DICTIONARY

ENGLISH AND ARMENIAN

pp 53-56

letters are and are

out of order

in all copies

Digitized by the Internet Archive
in 2008 with funding from
Microsoft Corporation

http://www.archive.org/details/dictionaryenglis00awge

A
DICTIONARY
ENGLISH AND ARMENIAN

ԲԱՌԱՐԱՆ
ԱՆԳՂԻԱՐԷՆ ԵՒ ՀԱՅԵՐԷՆ

A DICTIONARY ENGLISH AND ARMENIAN

BY

FATHER PASCHAL AUCHER

D. D.

WITH THE ASSISTANCE

OF JOHN BRAND ESQRE. A. M.

SECOND EDITION

VENICE

PRINTED AT THE PRESS OF THE ARMENIAN ACADEMY

OF S. LAZARUS.

1868

SRLF
URL
OC/744785

ԲԱՌԱՐԱՆ

ԱՆԳՂԻԱՐԷՆ ԵՒ ՀԱՅԵՐԷՆ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱԼ

Ի Հ. ՅԱՐՈՒԹԻՒՆ Վ. ԱՒԳԵՐԵԱՆ

ՁԵՌՆՏՈՒՈՒԹԵԱՄԲ

ԱՍՊԵՏԻ ՅՈՎՀԱՆՆՈՒ ՊՐԷՆՏԵԱՆ. Վ. Ա.

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԽԻԹԱՐԵԱՆՑ

1868

THE

PREFACE

(OF THE FIRST EDITION IN 1821.)

After the publication in our establishment at Venice of Armenian Dictionaries for the French and Italien languages, there still remained the arduous task of completing a similar work in English and Armenian. We were aware of the importance of such a Dictionary to the interests of our nation. We know that the English language not only is the depositary of the most precious treasures of science and literature, but has gained a decided ascendency in the commercial intercourse of the globe: and we had been frequently urged by the Armenian subjects of His Britannic Majesty in the East Indies to furnish them, by our philological labours, with the means of prosecuting advantageously a study of so much consequence to their immediate interests. But as our College at San Lazzaro has in it's literary enterprises always needed the assistance of benefactors, so in this important undertaking it required aid and encouragement from without. Such

aid and encouragement it has found in the kindness of some English gentlemen. Among these we are proud to name, Lord Byron, the most distinguished of the English poets even in the present splendid age of English poetry, who, after having studied Armenian among us, induced us to publish a short Armenian Grammar of the English tongue for the use of Armenians, and also assisted us in the composition of an English grammar of the Armenian tongue for the use of his own countrymen. Edward Lombe Esquire, a young gentleman of distinguished talents and fond of the study of languages, afterwards induced us to print the latter. Finally John Brand Esquire, Master of Arts of the University of Cambridge, perceiving that the two Grammars were not sufficient to supply the wants of a student, and hearing that we were desirous of composing Dictionaries for the mutual benefit of the English and Armenian Nations, promised us his aid in the prosecution of the undertaking.

After the toil of several years, we now enjoy the satisfaction of presenting to the public the first volume, which contains the Armenian interpretation of the words and phrases of the English language. — In the composition of it we have had the celebrated Dictionary of D. Johnson constantly before us. Bowing to the great and well merited authority of that work, we have not presumed either to omit any of the words contained in it, even though they should now be rarely in use, or to introduce any of the few terms which have been since adopted and naturalised by the nation. At the same time, to facilitate the progress of Armenians, we have in imitation of the much esteemed Pronouncing Dictionary of M. Walker, subjoined to the English words their pronunciation in Armenian characters. This we thought indispensable, because without some such aid the student would have been embarrassed by innumerable difficulties in the accentuation of English words and in the pronunciation of their several syllables. In this part of our labour we experienced the benefit of the copiousness of the Armenian alphabet, the thirty eight

letters of which gave us the means of expressing with considerable accuracy the various sounds admitted into English articulation. The sounds expressed by *th*, by close *a* and by *w* are indeed not easy to be uttered by armenian organs or to be represented to armenian ears. We have howerer done our best to find such combinations of characters as may convey to our countrymen a tolerably, though not perfectly, accurate idea of the sounds denoted by these letters. — We have distinguished the different significations of English words in Armenian by a point (.) and synonymes by a comma (,). In imitation of D. Johnson we have prefixed to this volume for the benefit of Armenian students an accurate abridgement of English Grammar: and we have also subjoined to it a short list of the proper names of persons.

After the great toil which we have incurred for the benefit of two nations, we hope that those who are fond of the study of the English or Armenian languages will view with indulgence the errors into which, according to the usual lot of man, we must occasionally have fallen; and that, whatever they may think of our labours, they will at least acknowledge the meritoriousness of the intentions and endeavours of M. Brand, who assisted by us, is now engaged in the composition of the second volume which is to contain the Armenian and English Dictionary, and who intends to present it ere long to the public.

ՅԱՌԱՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ

(ԱՌԱՋՆՈՅ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ, ՈՐ Ի 1821.)

Ի մէջ լեզուացն Եւրոպայ՝ թէ և ոչ զառաջինն, բայց զկարևորագունին ունի զտեղի Անգղիականն բարբառ, 'ի սակս խուռն պիտանութեան 'ի համաշխարհական վաճառս, և 'ի բազմադիմի հրահանգս գիտութեանց և արուեստից :

Ասպաքէն զկնի ընծայելոյ մեր 'ի լոյս զԻտալական և զԳաղղիական բառարանս՝ ընդ Հայկականին, 'ի դէպ էր մեզ թեակոխել և յԱնգղիականն. յոր ոչ սակաւք 'ի մերազնեայց անտի բնակելոց 'ի Հնդիկս ընդ տէրութեամբ Անգղիացւոց՝ յորդոր լինէին մեզ: Այլ որպէս յամենայն գրաւոր վաստակս մեր, նոյնպէս և յայսմ յաւէտ իմն պէտս ունէաք բարեսիրացն օժանդակութեան. յորում և ինքնայօժար գտան նոքին իսկ Անգղիացիք՝ ըստ բարենախանձ բուսոյ բարուց իւրեանց :

Զառաջինն Մի-Լորտ Պայրըն (Byron), և Եդուարդ Լոմպ (Lombe) ազնուական Անգղիացի, ուսեալ զմերս բարբառ՝ ձեռնտուութեամբ և արդեամբք իւրեանց ետուն մեզ ընծայել 'ի լոյս զկրկին Անգղիական-Հայերէն, և Հայերէն-Անգղիական քերականութիւնս՝ յօգուտ երկաքանչիւր ազգաց : Իսկ ապա Յովհաննէս Պրէնտ (Brand) միւս ևս ազնուական ծնունդ Անգղիոյ, և վարժապետ Արուեստից 'ի կան-

տարրիկեան Համալսարանի, Հայերէնագէտ և բարենախանձ ևս գը-տեալ՝ յորդորեաց զմեզ, և ձեռնտու ևս եղև արդեամբք յաշխա-տասիրութիւն նաև Անգղիական-Հայերէն, և Հայերէն-Անգղիական բառարանաց։ Եւ ահա ըստ փափաքմանց նորա յօրինեալ մեր զա-ռաջին հատորն՝ ընծայեցաք 'ի լոյս. իսկ զերկրորդն թողաք նորուն իսկ յաջողակ գրչի, ընծայեալ նմա միայն զմերս ձեռնտուութիւն։

Յաշխատասիրութեան անդ առաջիկայ հատորս՝ կալաք մեզ առաջնորդ զբառարանն Ճօնսըն (Johnson) գերահռչակ մատենա-գրի առ Անգղիացիս. նմին իրի անխախտ արձանացուցաք 'ի սմա զամենայն բառս նորա՝ ևս և զխափանեալս յարդեացս գործածու-թենէ. և ոչ իշխեցաք ևս յաւելուլ 'ի սմա յաճախակի զնորագիւտ բառս Անգղիացւոց՝ զկնի Ճօնսընի։

Միայն 'ի դիւրութիւն դժուարահնչիւն լեզուի Անգղիացւոց, զհետ գնացեալ շաւղաց Ուօքըրի (Walker) միւս ևս երևելի բառա-գրի առ նոսա՝ եդաք հանդէպ անգղիական բառից զհնչմունս նոցա հայկական տառիւք. և այն՝ որչափ հնար էր մեզ, ըստ տանելոյ ա-թուծայից մերումս լեզուի. քանզի զոխրապէս հնչումն բազմաց 'ի նոցանէ՝ միայն կենդանի բարբառով մարթ է ուսանել։

Կարևոր համարեցաք երկրորդել զհնչումն ամենայն բառից Ուօ-քըրեան բառարանի. զի եթէ նոքին իսկ Անգղիացի բառագիրք երկ-րորդեն զնոսա այլազգ գրչութեամբ 'ի նպաստ ազգայնոց իւրեանց, որչափ ևս առաւել արժան էր մեզ առնել զայն վասն Հայկազնեայցս։

Ոմանք յանուանի գիտնոց անտի Անգղիացւոց՝ առ 'ի դարման այլ-ազգ գրչութեան և այլազգ հնչման բառից լեզուի իւրեանց՝ ոչինչ ընդ-հատ 'ի Գաղղիացւոցն, ջանահնար եղեն յայլևայլ ժամանակս մուծանել յազգ իւրեանց զնորոգ եղանակ գրչութեան՝ յաւէտ համաձայն բնիկ հնչմանց բարբառոյ իւրեանց. բայց ոչ կարացին հասանել խնդրոյ իւրեանց. զի բաց 'ի խափանելոյ զհասարակաց սովորութիւնն՝ պարտ էր ևս նորոգ գաղափարել զամենայն գիրս նախնեաց։ Եւ թէպէտ 'ի սակս այսր տարապարտ տարբերութեան ընդ մէջ գրչութեան և հնչման անգղիական բառից՝ այլևայլ հնչմունք լինին առ ռամիկս, սակայն գիտնոցն և ազնուականացն հասարակօրէն միօրինակ է և ընտիր, ըստ որում եդաք մեք 'ի բառարանիս ընդ Ուօքըրի։

Զկրկնակի հնչումն Անգղիական տառիցս th, է զի բացատրեցաք հայկական տառիւքս Թհ, և է զի Դհ. զառաջինն պարտ է հնչել իբրև զϑ Յունաց, և զերկրորդն իբրև զδ նոցա, զորս քաջիկ հնչեն յու-նադէտք։ իսկ զհնչումն փակ a տառի Անգղիացւոց՝ որ է իբրև ա̊է

միավանկ, հասարակօրէն նշանակեցաք միակ է տառիւ, և երբեմն երկուքումբք ւէ. սակայն 'ի լուր ականջաց լաւ ևս մարթ է ուսանել զայն. Նոյնպէս և զհնչումն W տառի նոցա, զոր մեք հասարակօրէն ու վանկիւս բացատրեցաք։

Զկարի իմն տարբեր նշանակութիւնս Անգղիական բառից՝ որոշեցաք 'ի Հայումն՝ միջակիտիւ. իսկ զնոյնանիշս կամ զսակաւուք տարբերեալս՝ ստորակիտիւ։

Ի Նախադրունս անդ բառարանիս՝ եդաք ըստ օրինակի Ճօնսընի համառօտութիւն ինչ Անգղիական քերականութեան, որպէս և 'ի վախճանի զառանձին հաւաքումն յատուկ անուանց՝ արանց և կանանց։

Արդարև դժուարաքինան եղեն վաստակք մեր յաշխատասիրութեան անդ. բայց մեք ոչ մեծ ինչ գրեմք զայն 'ի սակս օգտի մերազնեայց. միայն թէ ներողամիտ գտեալ մարդկօրէն թերութեանց՝ երախտագէտ լիցին, թէ և ոչ մերումն քրտանց՝ գէթ բարեյօժար սրտի Անգղիացի ազնուականին, որ եղև պատճառ յօրինման և տպագրութեան սորին։

ԱԼՓԱԲԵՏՔ ԱՆԳՂԻԱՑԻՈՑ

ԱՐԴԻ Գլխաւոր գիր	ԱՐԴԻ Բոլոր գիր	ԱՐԴԻ Գլխաւոր գիր	ԱՐԴԻ Նօտր գիր	ՆԱԽՆԻ Գլխաւոր գիր	ՆԱԽՆԻ Բոլոր գիր	Անուն	Զօրութիւն
A	a	*A*	*a*	A	a	էյ.	Է, Ա, Օ.
B	b	*B*	*b*	B	b	պի.	Պ.
C	c	*C*	*c*	C	c	սի.	Ս, Գ.
D	d	*D*	*d*	D	d	տի.	Տ.
E	e	*E*	*e*	E	e	ի.	Ի, Է.
F	f	*F*	*f*	F	f	էֆ.	Ֆ.
G	g	*G*	*g*	G	g	ճի.	Ճ, Կ.
H	h	*H*	*h*	H	h	էյչ.	Հ.
I	i	*I*	*i*	I	i	այ.	ԱՅ, Ի.
J	j	*J*	*j*	J	j	ճէյ.	Ճ.
K	k	*K*	*k*	K	k	քէյ.	Ք.
L	l	*L*	*l*	L	l	էլ.	Լ.
M	m	*M*	*m*	M	m	էմ.	Մ.
N	n	*N*	*n*	N	n	էն.	Ն.
O	o	*O*	*o*	O	o	օ.	Օ.
P	p	*P*	*p*	P	p	փի.	Փ, Բ.
Q	q	*Q*	*q*	Q	q	քիու.	Ք, Գ.
R	r	*R*	*r*	R	r	ար.	Ր, Ռ.
S	s	*S*	*s*	S	s	էս.	Ս, Զ, Ժ.
T	t	*T*	*t*	T	t	դի.	Դ, Թ, Ջ.
U	u	*U*	*u*	U	u	եու.	ԻՈՒ.
V	v	*V*	*v*	V	v	վի.	Վ.
W	w	*W*	*w*	W	w	տըպըլ եու.	ՈՒ, ՎՈՒ.
X	x	*X*	*x*	X	x	էքս.	ՔՍ.
Y	y	*Y*	*y*	Y	y	ուայ.	ԱՅ, Ի, Յ.
Z	z	*Z*	*z*	Z	z	զէտ.	Զ.

ՀՆՉՄՈՒՆՔ ՏԱՌԻՑ

ՁԱՅՆԱՒՈՐՔ

A փակ․ էյ, է կամ ա՛է․ զոր օրինակ face, ֆէյս․ creation, քրիէ՛շըն․ man, մա՛էն։

A անփակ․ ա․ զորօրինակ father, ֆա՛թհըր։

A լայն․ օ․ զորօրինակ all, օ՛լ։

E երկար․ ի․ զորօրինակ scene, սին։

E սուղ․ է․ զորօրինակ men, մէն։

Այս տառ յաւարտ բառից ոչ հընչի, զորօրինակ tube, թիուպ։ Ի վերջին վանկ բառից հասարակօրէն հընչի իբրև գիրս ը, զորօրինակ open, օ՛փըն։

I երկար․ այ․ զորօրինակ fine, ֆայն։

I սուղ․ ի․ զորօրինակ fin, ֆին։

Նախադաս տառին r, բազում անգամ հնչի իբրև գիրս ը, զորօրինակ first, ֆըրսթ։

O երկար․ օ․ զորօրինակ bone, պօն։

O սուղ․ իբրև գիրս ը․ զորօրինակ London, լը՛նտըն։

O սուղ․ ու․ զորօրինակ to, թու։

U երկար․ իու․ զորօրինակ use, իուս։

U սուղ․ իբրև գիրս ը․ զորօրինակ us, ըս։

W, Y — Զսոսա ոմանք ընդ ձայնաւորս դասեն․ բայց մեք ընդ Ճօնսընի դընեմք 'ի կարգի անդ բաղաձայնից։

ԲԱՂԱՁԱՅՆՔ

B պ․ զորօրինակ born, պօրն։

C ս և ք։ Նախադաս տառից e և i հընչի ս, զորօրինակ centrick, սէ՛նթրիք․ city, սի՛թի։ Իսկ նախադաս տառից a, o, և u հնչի ք, զորօրինակ calm, քամ․ concavity, քօնքէ՛վիթի․ curiosity, քիուրիօ՛սիթի։

CH 'ի բնիկ անգղիական բառս հնչի չ, 'ի յունականս ք, և 'ի գաղղիականս շ․ զորօրինակ church, չըրչ․ chimist, քի՛միսթ․ machine, մէշի՛ն։

D թ․ զորօրինակ did, թիթ։

F ֆ․ զորօրինակ fly, ֆլայ։

G կ և ճ։ Նախադաս տառից a, o, և u հնչի կ, զորօրինակ gay, կէյ․ go, կօ․ gum, կըմ։ Իսկ նախադաս տառից e և i, 'ի սաքսոնական բառս հասարակօրէն հնչի կ․ և 'ի գաղղիականս ճ, զորօրինակ geld, կէլտ․ give, կիվ․ gem, ճէմ․ giant, ճա՛յէնթ։ Յաւարտ բառից միշտ հնչի կ, զորօրինակ king, քինկ։

Այլ նախադաս n տառի՝ ամենևին ոչ հնչի, զորօրինակ gnash, նէշ։

GH 'ի սկիզբն բառից հնչի կ, զորօրինակ ghost, կօսթ։ Իսկ յաւարտ բառից՝ երբեմն ֆ, զորօրինակ enough, ինը՛ֆ։ Եւ երբեմն ամենևին ոչ հնչի․ զորօրինակ though, թհօ՛ կամ թհօ՛ու։

H հ․ զորօրինակ horse, հօ՛րս։

Ի լատին բառս ինչ ոչ հնչի, զորօրինակ humble, ը՛մպըլ։

J ճ․ զորօրինակ jocund, ճօ՛քընթ։

K ք․ զորօրինակ kept, քէփթ։

Նախադաս n տառի ոչ հնչի, զորօրինակ knell, նէ՛լ։

L լ․ զորօրինակ full, ֆո՛ւլ։

Երբեմն ոչ հնչի, զորօրինակ half, հաֆ։

LE յաւարտ բառից հնչի ըլ, և ոչ լը, զորօրինակ table, թէ՛պըլ։

M մ․ զորօրինակ murmur, մը՛րմըր։

N ն․ զորօրինակ manner, մէննըր։

P փ․ զորօրինակ pop, փօփ։

PH հնչի ֆ, զորօրինակ philosopher, ֆիլօ՛սօֆըր։

Q ք կամ կ․ զորօրինակ queen, կուին կամ քուին։

R ր կամ ռ. զորօրինակ art, արդ կամ առդ։

S ս և զ. զորօրինակ sister, սիստըր. eyes, այզ։

Ի մէջ կրկին ձայնաւորաց հնչի զ, զորօրինակ desire, տիզայր։

Վանկս sion յետադաս ձայնաւորի՝ հնչի ժըն, զորօրինակ allusion, էլլիուժըն. և յետադաս բաղաձայնի՝ շըն, զորօրինակ conversion, քօնվէրշըն։

SS կրկնակ՝ հնչի միակ ս, զորօրինակ less, լէս։

T տ և չ. զորօրինակ take, տէյք. future, ֆիուչըր։

Վանկս tion հնչի շըն, զորօրինակ salvation, սէլվէշըն։

TH հնչի թլուատ, երբեմն թ՚հ իբրև զԹ յունաց, զորօրինակ thich, թ՚հիք. և երբեմն դ՚հ իբրև զԴ նոցա, զորօրինակ the, դ՚հի։

V վ. զորօրինակ vain, վէյն։

W ու կամ վու. զորօրինակ water, ուօտըր կամ վուատըր։

X քս. զորօրինակ ex, էքս։

Y այ, յ և ի. զորօրինակ thy դ՚հայ. day, դէյ. rosy, րօզի կամ ռօզի։

Այլ նախադաս ձայնաւորի հնչի յ, զորօրինակ ye, յի։

Z զ. զորօրինակ froze, ֆրօզ։

ՅՕԴ

Կրկին են յօդք յանգլիական բարբառ՝ a, կամ an (նախադաս ձայնաւորի) և the։ Առաջինն է յօդ անորոշ, և 'ի մէջ բերէ զնշանակութիւն բառիցս մի, մը, իմն, ինչ. զորօրինակ this is a good building, գեղեցիկ իմն շինուած է այդ։ Իսկ երկրորդն է յօդ որոշեալ. և ունի հասարակօրէն զզօրութիւն դիմորոշական տառիցս ս, դ, ն. զորօրինակ the fruit of that forbidden tree, պտուղն արգելեալ ծառոյն։ A կամ an դնի միայն ընդ եզական անուան, իսկ the նաև ընդ յոգնականի։ Յատուկ, վերացեալ և ընդհանուր անուանք ոչ ընդունին զյօդ. զորօրինակ John, Յովհաննէս. London, Լոնդոն. Blackness, սևութիւն. This is not beer, but water, ոչ է այդ գարեջուր, այլ ջուր։

ԱՆՈՒՆ

Գոյական անուանք նախդրիւ կամ նախադրութեամբ և ըստ հոլովին յանգլիական բարբառ։ Նախդիր սեռականին է of, և ս և տառս s յետադասեալ՝ ապաթարցիւ հանդերձ. որպէս՝ man's, մարդոյ կամ մարդոյն։ Տրականին to, և բացառականին from։ Յոգնական հոլովն հասարակօրէն կազմի յաւելմամբ s տառի յեզականն։

ՀՈԼՈՎՈՒՄՆ

Եզական.

Ուղղ. a Master կամ the Master, վարժապետ.

Սեռ. of a Master, of the Master, վարժապետի.

Տրակ. to a Master, to the Master, առ վարժապետն.

Հայց. a Master, the Master, զվարժապետն.

Բաց. from a Master, from the Master, 'ի վարժապետէ։

Յոգնական.

Ուղղ. Masters, the Masters, վարժապետք.

Սեռ. of Masters, of the Masters, վարժապետաց.

Տրակ. to Masters, to the Masters, առ վարժապետս.

Հայց. Masters, the Masters, զվարժապետս.

Բաց. from Masters, from the Masters, 'ի վարժապետաց։

Ի հոլովից աստի 'ի բաց առեալ զնախադրութիւնս՝ կրկին միայն մնան ախրապէս հոլովք, այսպէս.

Եզական.

Ուղղ. Master, վարժապետ կամ տէր։

Սեռ. Master's, վարժապետի կամ տեառն։

Յոգնական.

Ուղղ. Masters, վարժապետք կամ տեարք։

Սեռ. Masters', վարժապետաց կամ տերանց։

Ի Յոգնական անուանս՝ որք յանգին 'ի s, ոչ կրկնի սեռականակերպ տառն. այլ ապաթարց դնի 'ի վերայ առաջնոյն՝ այսպէս s'. բայց հասարակօրէն of նախադրութեամբ կազմին սեռականք նոցա։

ՍԵՌ

Սեռք անուանց յանգղիական բարբառ ունին զանեղն ըստ հայումս 'ի կենդանիս միայն: Բայց բառք ինչ որոշին եւ ըստ սեռին վերջաւորութեամբք իւրեանց. զորօրինակ prince, իշխան. princess, իշխանուհի. և երբեմն դերանուամբքս he և she, զորօրինակ he goat, նոխազ, նոխ. she goat, այծ:

ԱԾԱԿԱՆ

Ածական անուանք ոչ միայն անսեռ են յանգղիական բարբառ ըստ հայումս, այլ և անհոլով: Բաղդատականք համարակօրէն կազմին մասնկամբս er, և գերադրականք մասնկամբս est. զորօրինակ high, բարձր, higher, բարձրագոյն, highest, ամենաբարձր, բարձրաբերձ:

ԴԵՐԱՆՈՒՆ

Դերանուանք յանգղիական բարբառ են այսոքիկ: I, ես. thou, դու. he, նա (արական). she, նա (իգական). it, նա (չէզոք): We, մեք. ye կամ you, դուք. they, նոքա: Who, որ, ո. which, որ, ո. what, որ, որ ինչ, զինչ. whether, ո՛ր և, ո յերկոցունց. whosoever, որ ոք, որ միանգամ. whatsoever, որ ինչ, որ ինչ միանգամ: My կամ mine, իմ. our կամ ours, մեր. thy կամ thine, քո. your կամ yours, ձեր. his, նորա կամ իւր (արական). her կամ hers, նորա կամ իւր (իգական). its, նորա կամ իւր (չէզոք). their կամ theirs, նոցա կամ իւրեանց (յերեսին սեռս): This, այս կամ ս. that, այդ, այն կամ դ ն: Other, միւս, այլ. another, այլ եւս, միւս եւս, այլ ոմն:

Հոլովումն էական դերանուանց.

Եզական.

Ուղ. I, ես.
Հայց. me, զիս:
Ուղ. thou, դու.
Հայց. thee, զքեզ:
Ուղ. he, նա. } արական.
Հայց. him, զնա: }
Ուղ. she, նա կամ նէ. } իգական.
Հայց. her, զնա կամ զնէ: }
Ուղ. it, այն կամ նա. } չէզոք.
Հայց. it, զայն կամ զնա: }

Յոգնական.

Ուղ. We, մեք.
Հայց. us, զմեզ:
Ուղ. ye կամ you, դուք.
Հայց. you, զձեզ:
Ուղ. they, նոքա. } արական.
Հայց. them, զնոսա: }
Ուղ. they, նոքա. } իգական.
Հայց. them, զնոսա: }
Ուղ. they, այնոքիկ կամ նոքին. } չէզոք.
Հայց. them, զայնոսիկ կամ զնոսին: }

Հայցականն կազմէ զայլ հոլովս 'ի ձեռն նախադրութեանց:

Ստացականն դերանուանք հանգոյն ածական անուանց ոչ հոլովին: My կամ thy դնին առընթեր գոյականի. իսկ mine կամ thine հեռի դոլով 'ի գոյականէ անտի, և կամ առանձինն. զորօրինակ my house, տունն իմ. that house is mine, իմ է տունդ այդ: Նոյնպէս դրին ստացական դերանուանքս ours, yours, hers, յորժամ հեռի են 'ի գոյականաց իւրեանց, և կամ զօրութեամբ ունին զնոսա:

Հոլովումն յարաբերական դերանուանց.

Եզակի և Յոգնակի.

Ուղ. Who, որ. որք: }
Սեռ. whose, որոյ. որոց: } (անձն):
Հայց. whom, զոր. զորս: }

Եզակի և Յոգնակի.

Ուղ. Which, որ. որք: }
Սեռ. of which կամ whose, որոյ. որոց: } (իր).
Հայց. which, զոր. զորս: }

Յարաբերական դերանունս What է անհոլով:

Յուցական դերանուանքս this, այս, և that, այդ կամ այն, 'ի յոգնականին լինին these, այսոքիկ. և those, այդոքիկ կամ այնոքիկ:

Մակբայքս here, աստ, there, անդ, և where, ուր, յարեալ ընդ նախադրութիւնս՝ ունին երբեմն զզօրութիւն դերանուանց. զորօրինակ hereof, սորայ. thereby, որով, այդու, նովին. wherein, յորում, ուրանօր:

* * *

Բառս own, իւր, վարի ընդ ստացական դերանուանս, զորօրինակ my own hand, իմ իւր ձեռն, կամ սոսկ՝ ձեռն իմ։ Նոյնպէս և բառս self, ինքն, իւր, յարի 'ի ստացական և յէական դերանուանս. զորօրինակ I did this my self, Ես ինքն (ինքնին, անձամբ իմով) արարի զայդ։ he came himself, Նա ինքն (ինքն իւր, ինքնին, անձամբ) եկն։

ԲԱՅ

Ներգործական և չէզոքական բայք միօրինակ լծորդին յանգղիական բարբառ. և տարբերին միայն 'ի ներկայ և 'ի կատարեալ ժամանակս իւրեանց։ Իսկ այլ ժամանակք և եղանակք նոցա ձևանան օժանդակ բայիւքս have, shall, will, let, may, can. որպէս և աներևոյթն նախադրութեամբս to.

Կրաւորական բայն ձևանայ յանցեալ ընդունելութենէ և յէական բայէ։

Լծորդութիւն օժանդակ բայիս to Have, Ունել, ստանալ։

Սահմանական

Ներկայ.

Եզ. I have, ունիմ. thou hast, ունիս. he hath կամ has, ունի։

Յոգ. We have, ունիմք. ye have, ունիք. they have, ունին։

Կատարեալ.

Եզ. I had, ստացայ. thou hadst, ստացար. he had, ստացաւ։

Յոգ. We had, ստացաք. ye had, ստացայք. they had, ստացան։

Յարակատար.

Եզ. I have had, ստացեալ եմ. thou hast had, ստացեալ ես. he has կամ hath had, ստացեալ է։

Յոգ. We have had, ստացեալ եմք. ye have had, ստացեալ էք. they have had, ստացեալ են։

Գերակատար.

Եզ. I had had, ստացեալ էի. thou hadst had, ստացեալ էիր. he had had, ստացեալ էր։

Յոգ. We had had, ստացեալ էաք. ye had had, ստացեալ էիք. they had had, ստացեալ էին։

Ապառնի.

Եզ. I shall կամ will have, ստացայց. thou shalt կամ wilt have, ստասցիս. he shall կամ will have, ստասցի։

Յոգ. We shall կամ will have, ստասցուք. ye shall կամ will have, ստասջիք. they shall կամ will have, ստասցին։

Հրամայական.

Եզ. Have կամ have thou, ստացիր. let him have, ստասցի։

Յոգ. Let us have, ստասցուք. have կամ have ye, ստասջիք. let them have, ստասցին։

Ստորադասական.

Ներկայ.

Եզ. I have, ունիցիմ կամ ստանայցեմ. thou have, ունիցիս. he have, ունիցի։

Յոգ. We have, ունիցիմք կամ ստանայցեմք. ye have, ունիցիք. they have, ունիցին։

Անցեալ.

Եզ. I have had, ստացեալ իցեմ. thou have had, ստացեալ իցես. he have had, ստացեալ իցէ։

Յոգ. We have had, ստացեալ իցեմք. ye have had, ստացեալ իցէք. they have had, ստացեալ իցեն։

Ապառնի.

Եզ. I shall have had, ստացեալ ունիցիմ կամ ստացայց. thou shalt have had, ստացեալ ունիցիս կամ ստասցիս. he shall have had, ստացեալ ունիցի կամ ստասցի։

Յոգ. We shall have had, ստացեալ ունիցիմք կամ ստասցուք. ye shall have had, ստացեալ ունիցիք կամ ստասջիք. they shall have had, ստացեալ ունիցին կամ ստասցին։

Կարողական.

Կարողական եղանակն 'ի Ներկայն բացատրի բառիւքս may կամ can, և 'ի կատարեալն բառիւքս might, could

կամ should, *հանդերձ աներևութիւ. զորօրինակ,*

Ներկայ.

Եզ. I may *կամ* can have, *կարեմ ունել.* thou mayst *կամ* canst have, *կարես ունել.* he may *կամ* can have, *կարէ ունել:*
Յոգ. We may *կամ* can have, *կարեմք ունել.* ye may *կամ* can have, *կարէք ունել.* they may *կամ* can have, *կարեն ունել:*

Կատարեալ.

Եզ. I might, could *կամ* should have, *կարէի ունել.* thou mightst, couldst *կամ* shouldst have, *կարէիր ունել.* he might, could *կամ* should have, *կարէր ունել:*
Յոգ. We might, could *կամ* should have, *կարէաք ունել.* ye might, could *կամ* should have, *կարէիք ունել.* they might, could *կամ* should have, *կարէին ունել:*

Գերակատար.

Եզ. I should, could *կամ* might have had, *կարացեալ էի ունել.* thou shouldst, couldst *կամ* mightst have had, *կարացեալ էիր ունել.* he should, could *կամ* might have had, *կարացեալ էր ունել:*
Յոգ. We should, could *կամ* might have had, *կարացեալ էաք ունել.* ye should, could *կամ* might have had, *կարացեալ էիք ունել.* they should, could *կամ* might have had, *կարացեալ էին ունել:*

Աներևոյթ.

Ներկայ.

to Have, *ունել կամ ստանալ:*

Անցեալ.

to Have had, *ունել ստացեալ:*

Ընդունելութիւն.

Ներկայ.

Having, *ունող կամ ստացող, որ ունի. ունելով, ստացեալ կամ ստանալով:*

Անցեալ.

Had, *ստացեալ:*

Լծորդութիւն Ներգործական բայի
to Love, Սիրել.

Սահմանական.

Ներկայ.

Եզ. I love, *սիրեմ.* thou lovest, *սիրես.* he loveth *կամ* loves, *սիրէ:*
Յոգ. We love, *սիրեմք.* ye love, *սիրէք.* they love, *սիրեն:*

Կատարեալ.

Եզ. I loved, *սիրեցի.* thou lovedst, *սիրեցեր.* he loved, *սիրեաց:*
Յոգ. We loved, *սիրեցաք.* ye loved, *սիրեցիք.* they loved, *սիրեցին:*

Յարակատար.

I have loved, *սիրեալ եմ. և այլն:*

Գերակատար.

I had loved, *սիրեալ էի, և այլն:*

Ապառնի.

I shall *կամ* will love, *սիրեցից, և այլն:*

Հրամայական.

Եզ. Love *կամ* love thou, *սիրեա.* let him love, *սիրեսցէ:*
Յոգ. Let us love, *սիրեսցուք.* love *կամ* love ye, *սիրեսջիք.* let them love, *սիրեսցեն:*

Ստորադասական.

Ներկայ.

Եզ. I love, *սիրիցեմ.* thou love, *սիրիցես.* he love, *սիրիցէ:*
Յոգ. We love, *սիրիցեմք.* ye love, *սիրիցէք.* they love, *սիրիցեն:*

Անցեալ.

I have loved, *սիրեալ իցեմ, և այլն:*

Ապառնի.

I shall love, սիրեցից, և այլն:

Ապառնի Երկրորդ.

I shall have loved, սիրեալ ունիցիմ կամ սիրիցեմ, և այլն:

Կարողական.

Ներկայ.

I may կամ can love, կարեմ սիրել, և այլն:

Կատարեալ.

I might, could կամ should love, կարէի սիրել, և այլն:

Գերակատար.

I might, could կամ should have loved, կարացեալ էի սիրել, և այլն:

Աներևոյթ.

Ներկայ.

to Love, սիրել:

Անցեալ.

to Have loved, ունել սիրեալ:

Ընդունելութիւն.

Ներկայ.

Loving, սիրող, որ սիրէ. սիրեալ կամ սիրելով:

Անցեալ.

Loved, սիրեցեալ, սիրելի:

Լծորդութիւն էական և օժանդակ բայիս
to Be, Լինել:

Սահմանական.

Ներկայ.

Եզ. I am, եմ. thou art, ես. he is, է:
Յոգ. We are, եմք. ye are, էք. they are, են:

Կատարեալ.

Եզ. I was, եղէ. thou wast, եղեր. he was, եղև:
Յոգ. We were, եղաք. ye were, եղէք. they were, եղեն:

Յարակատար.

I have been, լեալ եմ, և այլն:

Գերակատար.

I had been, լեալ էի, և այլն:

Ապառնի.

I shall կամ will be, եղէց, և այլն:

Հրամայական.

Եզ. Be thou, լեր. let him be, լիցի:
Յոգ. Let us be, լիցուք. be ye, լերուք. let them be, լիցին:

Ստորադասական.

Ներկայ.

Եզ. I be, լիցիմ. thou be կամ beest, լիցիս. he be, լիցի:
Յոգ. We be, լիցիմք. ye be, լիցիք. they be, լիցին:

Կատարեալ.

Եզ. I were, էի. thou wert, էիր. he were, էր:
Յոգ. We were, էաք. ye were, էիք. they were, էին:

Գերակատար.

I have been, լեալ էի, և այլն:

Ապառնի.

I shall have been, եղէց, և այլն:

Կարողական.

I may կամ can be, կարեմ լինել, և այլն:

I would, could կամ should be, կարէի լինել, և այլն:

I could, would կամ should have been, կարացեալ էի լինել. և այլն։

Աներևոյթ.

to Be, լինել։
to Have been, ունել լեալ, կամ լեալ գոլ։

Ընդունելութիւն.

Being, գոլով. լեալ կամ լինելով։
Having been, ունելով կամ գոլով լեալ, գոլով, լինելով։

Լծորդութիւն կրաւորական բայի
to Be loved, Սիրիլ։

Սահմանական.

I am loved, սիրիմ, և այլն։
I was loved, սիրեցայ, և այլն։
I have been loved, սիրեցեալ էի, և այլն։

Ստորադասական.

If I be loved, եթէ սիրիցիմ, և այլն։
If I were loved, եթէ սիրեցեալ էի, և այլն։
If I shall have been loved, եթէ սիրեցայց կամ սիրեցեալ եղէց, և այլն։

Կարողական.

I may կամ can be loved, կարեմ սիրիլ, և այլն։
I might, could կամ should be loved, կարէի սիրիլ, և այլն։
I might, could կամ should have been loved, կարացեալ էի սիրիլ, և այլն։

Աներևոյթ.

to Be loved, սիրիլ։
to Have been loved, լինել սիրեցեալ։

Ընդունելութիւն.

Loved, սիրեցեալ։

Լծորդութիւն բայի to Do, Առնել. որ առանձին են 'ի գործ ածի ընդ անկանոն բայից։

Սահմանական.

Ներկայ.

Եզ. I do, առնեմ. thou dost, առնես. he doth կամ does, առնէ։
Յոգ. We do, առնեմք. ye do, առնէք. they do, առնեն։

Կատարեալ.

Եզ. I did, արարի. thou didst, արարեր. he did, արար։
Յոգ. We did, արարաք. ye did, արարիք. they did, արարին։

Յարակատար.

I have done, արարեալ եմ, և այլն։

Գերակատար.

I had done, արարեալ էի, և այլն։

Ապառնի.

I shall կամ will done, արարից, և այլն։

Հրամայական.

Եզ. Do thou, արա. let him do, արասցէ։
Յոգ. Let us do, արասցուք. do ye, արարէք. let them do, արասցեն։

Ստորադասական.

Ներկայ.

Եզ. I do, առնիցեմ, thou do, առնիցես. he do, առնիցէ։
Յոգ. We do, առնիցեմք. ye do, առնիցէք. they do, առնիցեն։

Այլ ամենայն ժամանակքն նոյն են ընդ սահմանականին.

Աներևոյթ.

to Do, առնել։
to Have done, ունել արարեալ։

Ընդունելութիւն.

Doing, առնող, արարող, որ առնէ. արարեալ կամ առնելով։
Done, արարեալ կամ եղեալ։

Այս բառ ոչ միշտ նշանակէ զառնելութիւն, այլ բազում անգամ կից ընդ բային զեղանակ ինչ եւեթ առնելութեան: Որ և երբեմն դնի Թարմատար. զորօրինակ I do love, սիրեմ (իմա՛ ներգործութեամբ կամ արդեամբ). I did love, սիրեցի (փոխանակ պարզաբար ասելոյ՝ I love, I loved): Երբեմն զազդուութիւն ընծայէ. զորօրինակ I do love thee, and when I love thee not, chaos does, come again. սիրեմ զքեզ, այլ թէ ոչ՝ վերստին դառնայ Վիհն: Բազում անգամ վարի ընդ բացասական մասնկան. զորօրինակ I like her, but I do not love, հաճեալ եմ ընդ նմա, բայց ոչ սիրեմ: Վարի ևս հասարակօրէն ընդ հրամայականին՝ յաւէտ յերկրորդ դէմս. զորօրինակ Stop him, but do not hurt him, կալ զնա, բայց մի վնասեր: Ի վախճանի՝ յաճախագոյնս և առանձին իւն վարի 'ի հարցական բանս. զորօրինակ Do I live? կեա՞մ արդեօք կամ միթէ կենդանի՞ եմ: Did she not die? միթէ կամ արդեօք ո՞չ մեռաւ նա:

Ընդունելութիւն ընդ էականբայի՝ կազմէ ևս զչէզոքականս կրաւորական կամ զձայնակրական. զորօրինակ I am risen (յարուցեալ եմ) յարեայ: I am going (գնացող եմ) գնամ: She is dying, մեռանի կամ մերձ է ի մեռանել: We were walking, շրջէաք, մնայաք շրջէաք, ի շրջելն էր:

Ստորադասական եղանակ բայից հասարակօրէն տարբերի 'ի սահմանականէ անտի՝ յաւէտ 'ի ձեռն շաղկապից, որպիսի են if, եթէ. though, թէև, թէպէտ: Անկատար ժամանակ նորա նոյն է ընդ կատարելոյն. և մարթ է ևս զյարակատարն կամ զգերակատարն դնել 'ի կատարեալ ժամանակ 'ի հայերէն Թարգմանութեան:

ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅ

Անկանոն են բայք յանգլիական բարբառ՝ յորժամ 'ի կատարեալ ժամանակին, և կամ յանցեալ ընդունելութիւնն՝ տարբերին 'ի սահմանականէ, և կամ որ նոյն է՝ յաներևութէ իւրեանց. զոր օրինակ to write, գրել. I write, գրեմ. I wrote, գրեցի. written, գրեալ:

ՉԱՓԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ոտք անգղիական չափաբանութեան բաղկանան՝ կամ 'ի սուղ և յերկար վանկից, զորօրինակ alóft, creáte, և կամ յերկար և 'ի սուղ. զորօրինակ hóly, lófty. Առաջնոյն կազմին ոտանաւորք

Քառոտնեան

With ravish'd ears
The Monarch hears.

Վեցոտնեան

This while we are abroad,
Shall we not touch our lyre?

Ութոտնեան

And may at last my weary age
Find out the peaceful hermitage.

Տասնոտնեան

Full in the midst of this created space,
Betwixt heav'n, earth, and skies, there
stands a place.

Երկրորդին կազմին ոտանաւորք

Եռոտնեան

Here we may
Think and pray.

Հնգոտնեան

In the days of old,
Stories plainly told.

Եօթնոտնեան

Fairest piece of well-form'd earth,
Urge not thus your haughty birth.

Ի սոսա շեշտին անզոյգ վանկք:

Այսոքիկ են այժմ չափք ոտանաւորաց առ անգղիացիս. բայց նախնիք նոցա յօրինէին ևս երբեմն զերկոտասանոտնեան, զորօրինակ.

Of all the Cambrian shires their heads
that bear so high,

And farth'st survey their soils with an
    ambitious eye.

Եւս և զչորեքտասանոտնեան , զօրօրինակ.

And as the mind of such a man, that
    hath a long way gone,
And either knoweth not his way, or else
    would let alone
His purpos'd journey, is distract.

Բայց արդեք զայս տեսակ չորեքտասանոտնեան ոտանաւոր՝ բաժանեն յութոտնեան և 'ի վեցոտնեան՝ 'ի կրկին տողս առանձին , զօրօրինակ.

She to receive thy radiant name,
Selects a whiter space.

Են և այլ բազմապատիկ բաժանմունք ոտից աննոյնավերջ ոտանաւորաց , առանձին ևս 'ի դիւցազնականն :

ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ած.	Ածական.
բ, ն.	Բայ ներգործական.
բ, չ.	Բայ չէզոքական.
գ.	Գոյական.
դեր.	Դերանուն.
մ.	Մակբայ.
մջ.	Միջարկութիւն.
նխ.	Նախադրութիւն.
շ.	Շաղկապ.

ԲԱՌԱՐԱՆ

ԱՆԳՂԻԱԿԱՆ ԵՒ ՀԱՅ

A

A էյ էՅ, Է, Ա, Օ : Առաջին և ձայնաւոր տառ այբուբենից Անգղիացւոց : Ունի երրակի հնչումն. առաջին լայն, և հնչի իբրև օ, զորօրինակ all, օլ. wall, ուօլ. երկրորդ անձուկ, որ և հնչի իբրև ա, զորօրինակ father, ֆա՛թհր. rather, րա՛թհր. և երրորդ ձուկ, որ և առանձին ինն սեպհական է լեզուի Անգղիացւոց. և սա հնչի իբրև էյ կամ է, զորօրինակ place, փլէյս. face, ֆէյս. waste, ուէյսթ. relation, րիլէ՛յշըն. nation, նէ՛յշըն. generation, ճէնէրէ՛յշըն :

Երբեմն է սուղ, և յայնժամ հնչի ա կամ աէ, զորօրինակ glass, կլաս. grass, կրաս. և երբեմն էրկար, և հնչի էյ, զորօրինակ glaze, կլէյզ. graze, կրէյզ : Ընդհանրապէս երկար հնչի 'ի բառն որք աւարտին 'ի e, և կամ զկնի a տառին ունին զi, զորօրինակ plane, փլէյն. plain, փլէյն : Սուղ a է անփակ, իսկ երկարն փակ :

A. Է յօդ անորոշ, և դնի յառաջոյ եզական անուանց, զորօրինակ a man, այր ոմն, մարդ մի, մարդն. a tree, ծառ ինչ, ծառն, ծառ մի : Նախադաս ձայնաւորի դրի an վասն քաղցրութեան հնչման, զորօրինակ an ox, եզն մի, եզն. an egg, ձու մի, ձու :

A նախադաս ընդունելութեանց և դերբայից ունի զնշանակութիւն նախադրութեանցս at և to, առ, 'ի, առ'ի, զորօրինակ a hunting, յորս, առ'ի որսալ. a begging, 'ի մուրացութեան, 'ի կամ առ'ի մուրալ :

A երբեմն 'ի մէջ բերէ զնշանակութիւն արամաբաշխական, զորօրինակ A hundred a year, հարիւր մի յամին, ամ ամ հարիւր : A thousand pounds a man, հազար լիրա առ այր կամ առ իւրաքանչիւր մարդ : Twenty leagues a day, քսան ֆարսախ յաւուրն կամ աւուր աւուր :

A երբեմն յառանաւորս դնի թարմատար ընդ կատակս՝ առ յերկարել զհընչումն, զորօրինակ To the line-a, առ գիծն :

A երբեմն դնի փոխանակ բառիս he, նա, զորօրինակ Will a come, եկեսցէ նա, ունի գալ :

A 'ի բաղադրութեան անդ ունի զնշանակութիւն դերանուանս at, առ, 'ի, ընդ, զորօրինակ a-side, առ 'ի կողմն, 'ի կողմանէ. a-foot, յոտնաւոր, հետիոտն, հետիոտս. a-sleep, 'ի քուն, 'ի ննջ. to be a-bad, լինել յանկողնի. a-pieces, 'ի մասունս, պատառ պատառ :

A երբեմն 'ի սկիզբն բառից դնի թարմատար, զորօրինակ arise, awake. որք են նոյն ընդ բառիցս rise, wake.

A յետ many բառի առնու յոգնական նշանակ. զորօրինակ many a man, բազում մարդիկ, բազումք :

A 'ի համառօտութեան դնի փոխանակ ամբողջ բառից, զորօրինակ A. M. որ է anno Mundi, յամի արարչութեան. A. D. խմն anno Domini, յամի Տեառն :

Abáck էպէք գ. Մակարդակ, մակերևոյթ բառակուսի. յետուստ, յետս յետս :

To lay aback any sail, առագաստել զկայմ :

A'bacus էպէքըս գ. Ազիւսակ թուոց. վերնախարիսխ սեան :

Abáft էպէֆթ մ. Ի խելս կամ 'ի խելսյ նաւուն կամ յետս կոյս :

Abalienátion էպէլիէնէյշըն գ. Օտարացումն, զիւրը (ինչս) առ այլ անցուցանել:

To Abándon էպէնտըն բ, ն. Թողուլ, լքանել, բարձիթողի կամ անտես առնել. տալ, յանձնել. տալ զանձն 'ի...: To abandon one's self, անձնատուր լինել, տալ զանձն:

Abándoned էպէնտընտ ած. Թողեալ, լքեալ. անձնատուր. մոլեալ, վարեալ:

Abándonment էպէնտընմէնթ գ. Թողումն, լքումն:

Abándoner էպէնտընըր գ. Լքիչ, զանցառու, անփոյթ, անխնամ:

Abannátion էպէննէյշըն գ. Տարագրութիւն տարեւոր, (զմի ամ):

Abarcy էպարսի գ. Բաղցկեղ:

Abarticulátion էպարթիքիուլէյշըն գ. Յօդաւորութիւն (և խաղ ոսկերաց):

To Abáse էպէյս բ, ն. Իջուցանել, ցածուցանել, վայրաբերել, խոնարհեցուցանել, նուաստացուցանել, ճնշել, ընկճել. բառնալ զգօշն:

Abásement էպէյսմէնթ գ. Նուաստութիւն, խոնարհութիւն, զիջումն, ճնշումն:

To Abásh էպէշ բ, ն. Ամաչեցուցանել, պատկառեցուցանել, յամօթ առնել, խայտառակել:

Abáshment էպէշմէնթ գ. Կորանք, լքումն, ամօթ մեծ:

To Abáte էպէյթ բ, ն. Նուազեցուցանել, բառնալ. խոնարհեցուցանել, նուաստացուցանել, ընկճել, ճնշել, նուաճել. ջնջել, եղծանել:

To Abáte, բ, չ. Իջանիլ, նուազիլ, բառնիլ, թուլանալ, անկանիլ, եղծանիլ:

Abátement էպէյթմէնթ գ. Իջումն, նուազութիւն. բարձումն, ջնջումն, խափանումն. լքումն, ճնշումն:

Abáter էպէյթըր գ. Նուազեցուցիչ, բարձող:

Abátor էպէթըր գ. Գրաւող (յառաջ քան զժառանգն):

Abb էպ գ. Առիլած, ոստայն:

A'bba էպպէ գ. Աբբայ, հայր (է բառ Ասորւոց):

A'bbacy էպպէսի գ. Աբբայութիւն, աբբայական իշխանութիւն:

A'bbess էպպէս գ. Աբբատուհի, մայր վանից:

A'bbey կամ A'bby էպպի գ. Աբբայութիւն, մենաստան կամ վանք աբբայական:

A'bbey-lubber էպպի-լըպպըր գ. Դատարկապորտ (միանձն կամ աբեղայ):

A'bbot էպպըթ գ. Աբբայ, աբբաս, վանահայր, կամ հայր վանից:

Abbótship էպպըթշիփ գ. Աբբայութիւն. պատիւ աբբայից և աբբատուհեաց:

To Abbréviate էպպրիվիէյթ բ, ն. Համառօտել, կարճել, ամփոփել, սեղմել, ողել:

Abbreviátion էպրիվիէյշըն գ. Համառօտութիւն, կարճութիւն, ողութիւն. համառօտագրութիւն:

Abbreviátor էպպրիվիէթըր գ. Համառօտիչ:

Abbreviáture էպպրիվիէչիուր գ. Նշան համառօտութեան, համառօտագրութիւն. համառօտութիւն, համառօտ բովանդակութիւն:

A, b, c էյ-պի-սի գ. Այբուբենք, այբուբենք, այփաբետք. այբուբենարան:

To A'bdicate էպտիքէյթ բ, ն. Թողուլ, հրաժարիլ. թագընկէց լինել:

Abdicátion էպտիքէյշըն գ. Թողումն, հրաժարումն, հրաժեշտ:

A'bdicative էպտիքէթիվ ած. Հրաժարեցուցիչ, հրաժարական:

Abdómen էպտօմէն գ. Փոր, փորակ, ստորին մասն որովայնի:

Abdóminal կամ Abdóminous էպտօմինըլ, էպտօմինըս ած. Փորային, ստորին որովայնի:

To Abdúce էպտիուս բ, ն. Վարել, տանել, մղել, վտարել:

Abdúcent էպտիուսէնթ ած. Մղիչ, վարիչ, վտարիչ:

Abdúction էպտըքշըն գ. Մղումն, վտարումն, բարձումն, անջատումն, 'ի բաց վարումն:

Abdúctor էպտըքթըր գ. Մղիչ, քարշող, ձգիչ (մկանք):

To A'bdure էպտիուր բ, ն. Այրել, կիզուլ:

Abecedárian էյպիսիտէրիէն գ. Վարժապետ կամ աշակերտ գրութեան, որ ուսուցանէ կամ ուսանի զայփաբետս:

Abecedáry էպիսիտէրի ած. Այբուբենական, այբեբենից, այփաբետաց:

Abéd էպէտ մ. Յանկողնի, 'ի մահճի:

A'bel-tree էպըլթրի գ. Ոփիւլայնատերև:

Abérrance կամ Abérrancy էպէրրէնս, էպէրրէնսի գ. Զարտուղութի, խոտորումն, մոլորութիւն. զառանցանք:

Abérrant էպէրրէնթ ած. Զարտուղի, մոլորեալ, խոտորեալ, մոլար, մոլորական:

Aberrátion էպէրրէյշըն գ. Զարտուղութիւն, խոտորումն, մոլորութիւն, վրիպակ, սխալանք. (աստերեւոյթ) խոտորումն աստեղաց:

Abérring էպէրրինկ ած. Զարտուղի, մոլար, մոլորական:

To Aberúncate էպըրընքէյթ բ, ն. Արմատախիլ լինել, ջնջել, բնաջինջ առնել:

To Abét էպէթ բ, ն. Գրգել, մղել, շարժել, յորդորել, գրգռել, հրապուրել, սադրել, թելադրել. օգնել, զկողմն ունել:

Abétment էպէթմէնթ գ. Գրգիռ, հրապոյրք, յորդոր, քաջալերութիւն:

Abétter կամ Abéttor էպէթթըր գ. Գրգռիչ, գրգռիչ, յորդոր, կուսակից, ձեռնտու, հրապուրող, քաջալերիչ:

Abétting էպէթթինկ տ. Abétment.

Abéyance էպէյէնս գ. Անորոշ վիճակ կալուածոյ. անհաստատ ժառանգութիւն:

To Abhór էպհօր բ, ն. Գարշիլ, զզուիլ, ատել, խորշիլ:

Abhórrence կամ Abhórrency էպհօրրէնս, էպհօրրէնսի գ. Գարշումն, զզուումն, խորշումն, ատելութիւն:

Abhórrent էպհօրրէնթ ած. Գարշեցող, զզուեալ. ատելի, զզուելի, գարշելի. օտար, ներհակ, ընդդէմ. անդէպ, անվայելուչ:

Abhórrer էպհօրրըր գ. Ատեցող, ատելի, թշնամի, որ խորշի կամ գարշի:

To Abíde էպայտ բ, չ. Կալ, մնալ. բնակել, լինել. ունել, յարանալ. տոկալ, համբերել, հանդուրժել: Abide with me, կաց ընդ իս: While I abode at Geshur, յորժամ բնակէի կամ մինչդեռ էի 'ի Գեսուր: Abide with. Պաշտպանել:

To Abíde, բ, ն. Մնալ, սպասել, ակն ունել. տանել, համբերել, հանդուրժել, կրել:

Abíder էպայտըր գ. Բնակիչ, որ կայ կամ մնայ:

Abíding էպայտինկ գ. Հաստատութիւն, տեւողութիւն, անշարժութի̄ն, ակաստան. հաստատուն, բնակիչ:

A'bject էպճէքթ ած. Ընկեցիկ, խոտան, անարգ, նուաստ, արհամարհ, չնչին, անպիտան, գձուձ:

A'bject, գ. Նուաստ կամ դուզնաքեայ ոք, աղքատ, ողորմելի, տառապեալ, անօգնական:

To Abjéct էպճէքթ բ, ն. Ի բաց ընկենուլ, խոտել, արհամարհել:

Abjéctedness էպճէքթէտնէս գ. Նուաստութիւն, ցածութիւն, անարգութիւն, արհամարհութիւն:

Abjéction էպճէքշըն գ. Նուաստութի̄ն, գձձութի̄ն, անպիտանութի̄ն, վատութիւն:

A'bjectly էպճէքթլի մ. Նուաստաբար, գձձութեամբ, վատութեամբ, անպիտանութեամբ:

A'bjectness էպճէքթնէս գ. Նուաստութիւն, ցածութիւն, անարգութիւն, վատութիւն, անպիտանութիւն:

Abílity էպիլիթի գ. Յաջողակութիւն, յարմարութիւն, բաւականութիւն, կար, կարողութիւն, զօրութիւն. ընդունակութիւն, ճարտարութիւն:

Abintéstate էպինթէսթէյթ ած. Անկտակ, առանց կտակի:

Abjurátion էպճիուրէշըն գ. Հրաժարումն, երդումն, ուրացութիւն:

To Abjúre էպճիուր բ, ն. Հրաժարիլ, 'ի բաց կալ, երդմամբ խոստանալ. ուրանալ, ժխտել, չառնուլ յանձն:

To Ablácte էպլէքթ բ, ն. Հատանել կամ հատուցանել 'ի ստենէ:

Ablactátion էպլէքթէշըն գ. Հատանելն 'ի ստենէ:

Ablaqueátion էպլէքուիէշըն գ. Բրումն զծառովք, բաժակումն:

Ablátion էպլէշըն գ. Առումն 'ի բաց, բարձումն:

A'blative էպլէթիվ ած. Բացառական (հոլով):

A'ble էյպլ ած. Յաջողակ, յարմար, բաւական, կարող, ուժեղ, զօրեղ, զօրաւոր, ձեռնհաս, ճարտար, ընչաւէտ:

To A'ble, բ, ն. Յաջողել, յարմար կամ բաւական գործել, տալ զկարողութիւն, կարողացուցանել:

Able-bódied էյպլ-պօտիտ ած. Զօրաւոր կամ ուժեղ մարմնով, քաջակազմ մարմնով, հուժկու:

To A'blegate էպլիկէյթ բ, ն. Հրեշտակ կամ պատգամաւոր առաքել:

Ablegátion էպլիկէշըն գ. Հրեշտակութիւն, պատգամաւորութիւն:

A'bleness էյպլնէս գ. Յաջողակութիւն, ուժեղութիւն, զօրութիւն, կարողութիւն:

A'blepsy էպլէփսի գ. Անտեսութիւն, կուրութիւն:

A'bluent էպլիուէնթ ած. Որ լուանայ, մաքրողական, սրբիչ:

Ablútion էպլիուշըն գ. Լուացումն, ողողումն. ջուր 'ի լուացումն. ցօղումն բաժակի (պատարագի):

To A'bnegate էպնիկէյթ բ, ն. Ուրանալ, ժխտել, յուրաստ լինել, հրաժարիլ:

Abnegátion էպնիկէշըն գ. Ուրացութիւն, հրաժարումն:

Abóard էպօրտ մ. Ի նաւն, 'ի նաւի անդ:

Abóde էպօտ գ. Բնակութիւն, տեղի, տուն, կայան, դադար. կայք: To make abode, կալ, բնակել, ունել զբնակութիւն կամ զտեղի, բնականալ:

To Abóde, բ, ն. Գուշակել, կանխաւ ծանուցանել, կանխագէտ կամ նախագուշակ լինել:

Abódement էպօտմէնթ գ. Գուշակութիւն, կանխաւ կամ յառաջագոյն ազդեցութիւն:

To Abólish էպօ՛լիշ բ, ն. Ջնջել, եղծանել, խափանել, բառնալ 'ի միջոյ, բնաջինջ առնել, աւերել, կործանել:

Abólishable էպօ՛լիշէպըլ ած. Ջնջելի, եղծանելի, խափանելի:

Abólisher էպօ՛լիշըր գ. Ջնջօղ, եղծիչ, խափանիչ:

Abólishment էպօ՛լիշմէնթ գ. Ջնջումն, եղծումն, խափանումն, բարձումն 'ի բաց:

Abolítion էպօլի՛շըն գ. Ջնջումն, բարձումն, եղծումն:

Abóminable էպօ՛մինէպըլ ած. Գարշելի, զզուելի, ատելի. պիղծ, անմաքուր:

Abóminableness էպօ՛մինէպըլնէս գ. Գարշութիւն, գարշանք, պղծութիւն. զազրութիւն, չարութիւն:

Abóminably էպօ՛մինէպլի մ. Չարաչար, յանհնարինս, յանչափս: Տես և Abominable.

To Abóminate էպօ՛մինէյթ բ, ն. Զզուիլ, գարշիլ, ատել, ունել կամ համարել 'ի գարշանս:

Abominátion էպօմինէ՛յշըն գ. Գարշութիւն, զզուանք, ատելութիւն, գարշանք. գարշելիք, պղծութիւն. ապականութիւն:

Aborígines էպօրի՛ճինիզ գ. Նախկին կամ 'ի սկզբանէ բնակիչք երկրի, բնիկք:

Abórtion էպօ՛րշըն գ. Վիժումն, ծնունդ տարաժամ. վիժած:

Abórtive էպօ՛րթիվ գ. Վիժած, անցուցեալ:

Abórtive, ած. Անցուցեալ, տարաժամ ծնեալ. տարաժամ, անդէպ, տհաս, անկերպարան, անպիտան, անծնունդ:

Abórtively էպօ՛րթիվլի մ. Տարաժամ ծննդեամբ. տարաժամ, 'ի տարաժամու:

Abórtiveness էպօ՛րթիվնէս գ. Վիժումն, տարաժամ ծնունդ:

Abórtment էպօ՛րթմէնթ գ. Վիժած, տարաժամ կամ անկերպարան ծնունդ:

Abóve էպը՛վ նխ. Ի վեր կամ 'ի վերոյ քան. գեր կամ գեր 'ի վերոյ քան, անդր կամ առաւել քան, քան զ. գերագոյն կամ բարձրագոյն քան:

Abóve, մ. Ի վեր, 'ի բարձունս. 'ի վեր անդր, 'ի վերոյ, յառաջագոյն, նախ: From above, 'ի վերուստ, 'ի բարձանց, յերկնից: Above all, 'ի վեր քան զամենայն, յաւէտ, մանաւանդ, առանձին իմն: Above-board, յայտնապէս, համարձակ, անպատրուակ: Above-cited կամ above-mentioned, վերոյիշեալ, յառաջբերեալ 'ի վեր անդր, նախայիշատակեալ յառաջագոյն: Above-ground, 'ի վերայ երկրի, կենդանի, ոչ մեռեալ կամ թաղեալ:

To Abóund էպաունտ բ, չ. Ունել առատութեամբ, առաւելուլ, զեղանիլ, առատանալ, բազմանալ, յորդել, յաճախել, հարստանալ, ճոխանալ:

Abóut էպաութ նխ. Շուրջ, շուրջանակի, զ. 'ի, առ. առկս, վասն. 'ի վերայ. ընդ. իբրև:

Abóut, մ. Շուրջանակի, պարառեալ. գոգցես, իբր շուրջ, այսր անդր, յայս՝ յայն կոյս, ընդ ամենայն կողմանս. ընդ երկայն ճանապարհ: About to fly, անդէն, ոչինչ հեռի, ոչինչ ընդհատ, ընդ: To bring about, յանկ հանել, յամբոկ գործոյն ժամանել. գամագլուխ լինել: To come about, հասանել, ժամանել: To go about a thing, պատրաստել զանձն, խնդրել, 'ի խնդիր լինել, կամիլ:

Abracadábra էպրէքէտէ՛պրէ գ. Թովչութիւն կամ հմայք ընդդէմ տենդի:

To Abráde էպրէ՛յտ բ, ն. Քերել, մաշել:

A'braham's balm է՛յպրէհէմզ-պամ գ. Խոտն (բալասան Աբրահամու):

Abrásion էպրէ՛յժըն գ. Քերումն, մաշումն. քերուածք:

Abréast էպրէ՛սթ մ. Հանդէպ, դէմ յանդիման, 'ի հանդիպոյ, առընթեր, զուգաջեու, յանդիմանս:

To Abrídge էպրի՛ճ բ, ն. Համառօտել, 'ի համառօտն բովանդակել. կարճել, հատանել, բառնալ, նուազեցուցանել:

Abrídged of էպրի՛ճտ օֆ ած. Զրկեալ, հատեալ, բարձեալ:

Abrídger էպրի՛ճըր գ. Համառօտիչ, համառօտագիր, որ ծաղկաքաղ առնէ:

Abrídgment էպրի՛ճմէնթ գ. Համառօտութիւն, համառօտ բովանդակութիւն. նուազութիւն, կարճութիւն, սղութիւն, անձկութիւն, պակասութիւն, բարձումն:

Abróach էպրօ՛չ մ. Բերանաբացեալ, կարգեալ 'ի հեղումն (անօթ):

Abróad էպրօ՛տ մ. Արտաքոյ սահմանաց, արտաքոյ տան, յօտար երկրի, արտաքոյ, յամենայն կողմանս:

To A'brogate է՛պրօկէյթ բ, ն. Խափանել, բառնալ (զօրէնս):

Abrogátion էպրօկէ՛յշըն գ. Խափանումն, բարձումն (օրինաց):

Abrúpt էպրը՛փթ ած. Բարաձայռ, զահավէժ: հերձեալ, բաժանեալ. յանկարծոյն. անակնկալ. ընդհատ, անկից, ոչ միացեալ:

Abrúption էպրը՛փշըն գ. Հերձումն, հատումն, յանկարծ բաժանումն:

Abrúptly էպրը՛փթլի մ. Փութանակի, յանդգնաբար, յանդուգն:

Abrúptness էպրը՛փթնէս գ. Յանդգնութիւն, սաստկութիւն, զահավէժ քերումն.

բրտութիւն, խոշորութիւն, անհարթութիւն, քարաժայռութիւն:

A'bscess էպսէս գ. Պալար, խաղաւարտ:

To Abscínd էպսինտ բ, ն. Հատանել, կտրել:

Abscíssa էպսիսա գ. Հատուած, կամ կտրօն (ըստ երկրաչափից):

Abscíssion էպսիժըն գ. Հատումն, կըտրումն:

To Abscónd էպսքօնտ բ, չ. Թաքչիլ, սողիլ, ծածկիլ:

Abscónder էպսքօնտըր գ. Թաքչող, որ թաքչի, կամ ծածկի:

A'bsence էպսէնս գ. Հեռացումն, հեռաւորութիւն, բացակայութիւն. ոչ երեւումն. անմտադրութիւն, զբաղումն մըտաց:

A'bsent էպսէնթ ած. Հեռի, 'ի բացեայ, հեռաւոր, բացակայ. անմտադիր, զբաղեալ մտօք:

To Absént էպսէնթ բ, ն. Հեռացուցանել, 'ի բացեայ առնել:

Absentée էպսէնթի գ. Հեռացեալ, օտարացեալ 'ի հայրենեաց:

Absínthiated էպսինթհիէյթէտ ած. Օշնդրախառն, խառնեալ ընդ ափնդի:

To Absíst էպսիստ բ, չ. Հեռի լինել, հեռանալ, թողուլ 'ի բաց:

To Absólve էպզօլվ բ, ն. Թողուլ, արձակել 'ի մեղաց. լուծանել, ազատ կացուցանել, կատարել, աւարտել:

A'bsolute էպսօլիութ ած. Կատարեալ, անթերի: ազատ, ինքնիշխան: բացարձակ, անկախ:

A'bsolutely էպսօլիութլի մ. Բացարձակապէս, ինքնին, տիրապէս:

A'bsoluteness էպսօլիութնէս գ. Բացարձակութիւն. ազատութիւն, անկախութիւն. ինքնիշխանութիւն, բացարձակ իշխանութիւն:

Absolútion էպսօլիուշըն գ. Թողութիւն. արձակումն ('ի մեղաց):

A'bsolutory էպսօլիութըրի ած. Արձակիչ, որ թողու կամ արձակէ:

A'bsonant էպսօնէնթ ած. Անտեղի, ընդդէմ բանի:

A'bsonus էպսօնըս ած. Անտեղի, ընդդէմ, հակառակ, անհամաձայն բանի:

To Absórb էպսօրպ բ, ն. Ընկղմել, ընկլուզանել. կլանել, ծծել:

Absórbent էպսօրպէնթ գ. Կլանող, կամ փարատիչ (դեղ):

Absórpt էպսօրփթ ած. Ընկղմեալ:

Absórption էպսօրփշըն գ. Ընկղմումն:

To Abstáin էպսթէյն բ, չ. Ի բաց կալ, հրաժարել:

Abstémious էպսթիմիըս ած. Ժուժկալ, զգաստ, պարկեշտ, հրաժարեալ:

Abstémiously էպսթիմիըսլի մ. Ժուժկալութեամբ, զգաստութեամբ, պարկեշտութեամբ:

Abstémiousness էպսթիմիըսնէս գ. Ժուժկալութիւն, զգաստութիւն, պարկեշտութիւն:

Absténtion էպսթէնշըն գ. Զգուշութիւն, արգել, հրաժարումն:

To Abstérge էպսթէրճ բ, ն. Սրբել, մաքրել, ջնջել:

Abstérgent էպսթէրճէնթ ած. Մաքրիչ, սրբիչ:

To Abstérse էպսթէրս: Տես to Absterge.

Abstérsion էպսթէրշըն գ. Սրբումն, մաքրումն, ջնջումն:

Abstérsive էպսթէրսիվ ած. Մաքրողական, սրբիչ:

A'bstinence էպսթինէնս գ. Ժուժկալութիւն, հրաժարումն, պահք, ճգնութիւն:

A'bstinent էպսթինէնթ ած. Ժուժկալ, հրաժարեալ, պահեցող:

To Abstráct էպսթրէքթ բ, ն. Հանել, 'ի բաց առնուլ. վերացուցանել կամ հրաժարեցուցանել մտօք. քաղել, համառօտել:

A'bstract էպսթրէքթ ած. Վերացեալ, վերացուցեալ, կամ հրաժարեցուցեալ մտօք:

A'bstract, գ. Քաղուած, համառօտ բովանդակութիւն, համառօտութիւն. վերացեալն, վերացուցեալ կամ հրաժարեցուցեալ գոյն մտօք:

Abstrácted էպսթրէքթէտ ած. Բաժանեալ, առանձին. զատեալ, նրբին, նուրբ. ցնդեալ մտօք, անմտադիր:

Abstráctedly էպսթրէքթէտլի մ. Հրաժարեցուցմամբ յայլոց, առանձին:

Abstráction էպսթրէքշըն գ. Հրաժարեցուցումն մտօք, 'ի բաց բարձումն. վերացեալն. ցնդումն մտաց, անմտադրութիւն. արհամարհութիւն կամ առ ոչինչ համարումն աշխարհայնոց:

Abstráctive էպսթրէքթիվ ած. Հրաժարեցուցիչ, վերացուցական:

Abstráctly էպսթրէքթլի մ. Հրաժարեցուցմամբ, վերացուցաբար, բացարձակ, առանձինն:

Abstrúse էպսթրիուս ած. Գաղտնի, ծածկեալ. մթին, խորին. նրբին, դժուարիմաց, անըմբռնելի:

Abstrúsely էպսթրիուսլի մ. Մթին ինն, նրբութեամբ, խորինս, դժուարինս:

Abstrúseness էպսթրիուսնէս գ. Մթութիւն, դժուարութիւն:

Abstrúsity էպսթրիուսիթի գ. Տես Abstrúseness.

To Absúme էպսիւ՛ւմ բ, ն. Սպառել, ծախել, մաշել:

Absúrd էպսը՛րտ ած. Անհամաձայն, անհեթեթ, անտեղի, անդէպ, անվայելուչ:

Absúrdity էպսը՛րտիթի գ. Անհամաձայնութիւն, անտեղութիւն, անվայելչութի:

Absúrdly էպսը՛րտլի մ. Անհամաձայնաբար, յանդէպս, անհեթեթս, անվայելուչ իմն:

Absúrdness էպսը՛րտնէս գ. Անտեղութի, անվայելչութիւն, անհամաձայնութիւն:

Abúndance էպը՛նտէնս գ. Առատութի, յորդութիւն, լիութիւն, բազմութիւն, յաճախութիւն, առաւելութիւն:

Abúndant էպը՛նտէնթ ած. Առատ, յորդ, լի, բազմազեղուն, յաճախ, բազում:

Abúndantly էպը՛նտէնթլի մ. Առատութեամբ, յաճախութեամբ, լիուլի, բազում, ձոխաբար, բազմօք, յաւէտ իմն:

To Abúse էպիւ՛ւզ բ, ն. Զարաչար վարել կամ 'ի կիր արկանել. բռնաբարել, լկել. խաբել, պատրել. անիրաւել, նախատել, կշտամբել:

Abúse էպիւ՛ւս գ. Զարաչար գործածութիւն. չար կամ վատթար սովորութիւն. խաբէութիւն, նենգութիւն. անիրաւութիւն, զրկանք, կշտամբանք, յանդիմանութիւն, թշնամանք:

Abúser էպիւ՛ւզըր գ. Որ չարաչար 'ի կիր արկանէ. խաբող, պատրիչ. թշնամանող, կշտամբիչ. յափշտակիչ, լկիչ կամ բռնաբարիչ:

Abúsive էպիւ՛ւսիվ ած. Պիղծ, անդէպ. չարաչար, անիրաւ. պատիր, խաբէական:

Abúsively էպիւ՛ւսիվլի մ. Պղծաբար, չարաչար, յանդէպս. յանիրաւի, նախատանօք, թշնամանօք:

To Abút էպը՛թ բ, չ. Յանգիլ, աւարտիլ, մօտչիլ, մերձենալ (ոչ է 'ի կիր):

Abútment էպը՛թմէնթ գ. Յանգ, եզր:

Aby'sm էպի՛զմ գ. Անդունդք: Տես Abyss.

Aby'ss էպի՛ս գ. Անդունդք, խորք, դըժոխք:

Acácia էքէ՛շիէ գ. Ակախիա (ծառ): Հիւթ ծառոյ՝ զորոյ զնման կազմեն եբրէին 'ի վայրենի չորոյ: [Ճեմարանի:

Académial էքէտի՛միէլ ած. Ճեմարանեան,

Académian էքէտի՛միէն գ. Աշակերտ կամ անդամ Ճեմարանի:

Académical էքէտէ՛միքէլ ած. Ճեմարանեան, Ճեմարանի:

Académick էքէտէ՛միք գ. և ած. Ճեմարանեան, աշակերտ Ճեմարանի:

Academícian էքէտէմի՛շէն գ. Ճեմարանեան, ընկեր կամ անդամ Ճեմարանի:

A'cademist է՛քէտէմիսթ կամ էքէ՛տէմիսթ գ. Տես Academician.

A'cademy է՛քէտէմի կամ էքէ՛տէմի գ. Ճեմարան. համալսարան. ուսումնարան, վարժարան, կրթարան:

Acánthus էքէ՛նթհըս գ. Ի բոյս ինչ:

Acataléctic էքէթէլէ՛քթիք գ. Ոտանաւոր անթերի 'ի թիւս վանկից:

To Accéde էքսի՛տ բ, չ. Յաւելուլ, մօտչիլ:

To Accélerate էքսէ՛լըրէյթ բ, ն. Երագել, փութացուցանել:

Acceleration էքսէլըրէ՛շըն գ. Երագումն, արագութիւն:

To Accénd էքսէ՛նտ բ, ն. Վառել, բորբոքել:

Accénsion էքսէ՛նշըն գ. Վառումն, բորբոքումն:

A'ccent է՛քսէնթ գ. Առոգանութիւն. հնչումն ձայնի. ոլորակ, շեշտ. բառ, բարբառ, ձայն:

To Accént էքսէ՛նթ բ, ն. Առոգանել, արտասանել, ասել, հնչել. շեշտել, դնել ըշեշտ:

Accéntual էքսէ՛նչիուէլ ած. Առոգանութեան, ոլորակի, շեշտի:

To Accéntuate էքսէ՛նչիուէյթ բ, ն. Շեշտել, դնել զշեշտ, քաջ առոգանել:

Accentuátion էքսէնչիուէ՛շըն գ. Շեշտումն, քաջ առոգանութիւն. դնումն շեշտի:

To Accépt էքսէ՛փթ բ, ն. Ընդունել, հաճիլ, հաւանիլ: To accépt persons, ակն առնուլ երեսաց, աչառել:

Acceptability էքսէփթէպի՛լիթի գ. Ընդունելութիւն, հաճոյականութիւն:

Accéptable էքսէ՛փթէպլ ած. Ընդունելի, հաճոյ, հաճոյական:

Accéptableness էքսէ՛փթէպլնէս գ. Ընդունելութիւն, հաճոյականութիւն:

Accéptably էքսէ՛փթէպլի մ. Հաճոյաբար, ընդունելութեամբ իմն:

Accéptance էքսէ՛փթէնս գ. Հաճութք ընդունելութիւն, հաւանութիւն:

Acceptátion էքսէփթէ՛շըն գ. Ընդունելութիւն. հաճութիւն, հաւանութիւն. առումն բանի, իմաստ, նշանակութիւն:

Accépter էքսէ՛փթըր գ. Ընդունող, որ ընդունի:

Acceptilátion էքսէփթիլէ՛շըն գ. Ձեռնագիր թողութեան պարտեաց:

Accéption էքսէ՛փշըն գ. Առումն, իմաստ, նշանակութիւն բառի:

Accés էքսէ՛ս գ. Մատչումն. մուտք. աճումն, յաւելուած, առաւելութի. դարձ կամ ըմբռնումն (տենդի):

A'ccessariness է՛քսէսըրինէս գ. Հաղորդակցութիւն կամ ձեռնտուութի 'ի յանցանս:

A'ccessary էքսէսսէրի գ. Հաղորդ կամ ձեռնտու 'ի յանցանս։

Accéssible էքսէ՛սսիպըլ ած. Մատչելի, դիւրամատոյց։

Accéssion էքսէ՛շըն գ. Յաւելուած, աճումն, առաւելութիւն, միաբանութիւն, յաւելումն. հասանելն կամ ամբառնալն (յիշխանութիւն)։

A'ccessorily է՛քսէսսօրիլի մ. Իբրև յաւելուած. յաւելուածով։

A'ccessory է՛քսէսսօրի ած. Յաւելուածոյ, յաւելեալ։

A'ccessory, գ. Ընկեր կամ ձեռնտու 'ի յանցանս. երկրորդական յաւելուած։

A'ccidence է՛քսիտէնս գ. Սկզբունք քերականութեան։

A'ccident է՛քսիտէնթ գ. Պատահումն. յատկութիւն. պատահումն, անցք, դիպուած, դէպք, պատահար։

Accidéntal էքսիտէ՛նթըլ գ. Պատահումն, պատահական յատկութիւն։

Accidéntal, ած. Պատահական, մակեղուտ, ոչ գոյացական. դիպուածական, ըստ պատահման։

Accidéntally էքսիտէ՛նթըլլի մ. Իբրև ըպ-պատահումն, ըստ օրինակի պատահման. պատահմամբ, ըստ դիպայ, դիպուածով իմն։

Accidéntalness էքսիտէ՛նթըլնէս գ. Պատահականութիւն, դիպուածականութիւն։

Accípient էքսի՛փիէնթ գ. Ընդունող, ընդունարան։

To Accíte էքսա՛յթ բ. ն. Կոչել, ժամ տալ, գրգռել։

Acclaím էքլէ՛յմ գ. Ձայն ցնծութեան։

Acclamátion էքքլէմէ՛շըն գ. Ձայն ցնծութեան, գովութիւն։

Acclívity էքքլի՛վիթի գ. Զառ 'ի վեր, ելք։

Acclívous էքլա՛յվըս ած. Զառ 'ի վեր։

To Acclóy էքքլօ՛յ բ. ն. Լնուլ, խճողել. յափրացուցանել, կարի լիմ յագեցուցանել։ Տես Cloy.

To Accóil էքքօ՛յլ բ. չ. Աղաղակ կամ ձայն բառնալ։ Տես Coil.

A'ccolent է՛քքօլէնթ գ. Սահմանակից, բնակիչ սահմանաց։

Accómmodable էքքօ՛մմօտէպըլ ած. Միաբան, յարմար, պատշաճ։

To Accómmodate էքքօ՛մմօտէյթ բ. ն. Յարմարել, պատշաճել, միաբանել։

Accómmodate, ած. Յարմար, պատշաճ, վայելուչ։

Accómmodately էքքօ՛մմօտէթլի մ. Յարմարութեամբ, վայելուչ իմն, 'ի դէպ։

Accommodátion էքքօմմօտէ՛շըն գ. Պատշաճութիւն, դիւրութիւն. յարմարութի, վայելչութիւն. միաբանութիւն, հաշտութիւն։

Accómpanable էքքը՛մփէնէպըլ ած. Ընկերական, միաբանական։

Accómpanier էքքը՛մփէնիըր գ. Ընկեր։

Accómpaniment էքքը՛մփէնիմէնթ գ. Միաբանութիւն, ընկերութիւն։

To Accómpany էքքը՛մփէնի բ. ն. Ընկերել. ընկեր կամ միաբան լինել. յարել, կցել։

Accómplice էքքօ՛մփլիս գ. Հաղորդ չարեաց, մեղսակից. ընկեր, գործակից։

To Accómplish էքքօ՛մփլիշ բ. ն. Լնուլ, կատարել, աւարտել, բովանդակել. ունել, առնուլ. կազմել, յօրինել, զարդարել։

Accómplished էքքօ՛մփլիշթ ած. Կատարեալ, անթերի, ընտիր, վայելուչ կազմեալ։

Accómplisher էքքօ՛մփլիշըր գ. Որ լնու կամ կատարէ. կատարիչ։

Accómplishment էքքօ՛մփլիշմէնթ գ. Լրումն, կատարումն, աւարտ, վախճան. կատարելութիւն, բովանդակութիւն. յօրինուած, զարդ, վայելչութիւն. սառուցումն։

Accómpt էքքա՛ունթ գ. Հաշիւ, համար։ Տես Account.

Accómptant (էքքա՛ունթէնթ) գ. Հաշուող, հաշուարար, համարակալ։

To Accórd էքքօ՛րտ բ. ն. Յարմարել, միաբանել։

To Accórd, բ. չ. Յարմարիլ, միաբանիլ, հաւանիլ։

Accórd, գ. Դաշն, միաբանութիւն, հաշտութիւն. միաբան հաւանութիւն. ներդաշնակութիւն, համաձայնութիւն, յարմարութիւն. երաժշտական եղանակ կամ խաղ. ինքնակամ շարժումն։ Of its own accord, կամ of his own accord, ինքնին, կամովին, անբռնադատ։

Accórdance էքքօ՛րտէնս գ. Միաբանութիւն, համաձայնութիւն, ձայնակցութի։

Accórdant էքքօ՛րտէնթ ած. Կամակից, յօժարամիտ, միաբան, համաձայն։

Accórding էքքօ՛րտինկ նխ. Ըստ, առ։

Accórdingly էքքօ՛րտինկլի մ. Ըստ այնմ, նոյնպէս։

To Accóst էքքօ՛սթ բ. ն. Մատչիլ 'ի բանս, կամ յաղջոյն։

Accóstable էքքօ՛սթէպըլ ած. Ընտել, հեղահամբոյր։

Accóunt էքքա՛ունթ գ. Հաշիւ, համար, սակ. շահ, օգուտ. յարգ, պատիւ, պատճառն. վարկ, համարումն. պատմութիւն, վէպք, զրոյցք. համար, քննութիւն. տեղեկութիւն, ծանօթութիւն. կարծիք, ենթադրութիւն. պատճառ, ցուցումն։ On account, վասն, սակս, 'ի սակս, յաղագս,

'ի պատճառս, առ: To turn to account, օգուտ բերել կամ ընծայել:

To Accóunt, բ, ն. Կարծել, համարել, վարկանել. հաշուել, թուել, 'ի թիւ կամ 'ի համար արկանել. կարգել 'ի համար. յարգել, ունել 'ի համարի. տալ զհամար, ցուցանել:

Accóuntable էքքաունթէպըլ ած. Որ ունի տալ զհամար կամ զպատասխանի:

Accóuntableness էքքաունթէպըլնէս գ. Ունելն համարատու կամ պատասխանատու:

Accóuntant էքքաունթէնթ ած. Տես Accountable.

Accóuntant, գ. Հաշուարար, համարակալ:

Accóunt-book էքքաունթ-պուք գ. Հաշուեգիր, գիր համարոց:

To Accóuple էքքըփլ բ, ն. Լծել, լծորդել, կապել 'ի միասին:

To Accóurt էքքորթ բ, ն. Մեծարել, պատուասիրել:

To Accóutre էքքութըր բ, ն. Հանդերձել, յօրինել, զարդարել:

Accóutrement էքքութըրմէնթ գ. Հանդերձանք, սպասք, պաճուճանք, զարդարանք:

Accrédited էքքրէտիթէտ ած. Հաւատարիմ, արժանաւոր, հռչակեալ:

Accrétion էքքրիշըն գ. Աճումն:

Accrétive էքքրիթիվ ած. Աճեցական, աճողական:

To Accróach էքքրօչ բ, ն. Ճանկել, ձգել առ ինքն:

To Accrúe էքքրու բ, չ. Աճել, յաւելուլ, առաւելուլ. ծագել, ելանել, ընծայիլ (օգուտ):

Accubátion էքքիուպէշըն գ. Բազմումն կամ ընկողմանումն ('ի սեղանի):

To Accúmb էքքըմպ բ, ն. Բազմիլ 'ի սեղանի (ըստ օրինակի նախնեաց):

To Accúmulate էքքիումիուլէյթ բ, ն. Կուտել, կուտակել, դիզել, շեղջել, հաւաքել, ժողովել:

Accumulátion էքքիումիուլէշըն գ. Կուտակումն, հաւաքումն. կուտակութիւն, կոյտ, շեղջ, դէզ, բազմութիւն:

Accúmulative էքքիումիուլէթիվ ած. Կուտակական, հաւաքական, կուտակեալ, հաւաքեալ:

Accumulátor էքքիումիուլէթըր գ. Կուտակիչ, որ կուտէ կամ հաւաքէ:

A'ccuracy էքքիուրէսի գ. Ճշդութիւն, կարեւոր զգուշութիւն:

A'ccurate էքքիուրէյթ ած. Ճիշդ, զգուշաւոր, ճշգրիտ, անվթար, անվրէպ:

A'ccurately էքքիուրէթլի մ. Ճշդիւ, անվթար:

A'ccurateness էքքիուրէթնէս գ. Ճշդութիւն, անվթարութիւն, անարատութի:

To Accúrse էքքըրս բ, ն. Նզովել, անիծանել: Տես Curse.

Accúrsed էքքըրստ ած. Նզովեալ, անիծեալ. արժանի նզովից կամ անիծից, չար, ատելի, խորշելի:

Accúsable էքքիուզէպըլ ած. Արժանի ամբաստանութեան կամ մեղադրանաց, ստգտանելի:

Accusátion էքքիուզէշըն գ. Ամբաստանութիւն, դատախազութիւն, չարախօսութիւն, մեղադրութի, փուրսիչ. ստգտանք:

Accúsative էքքիուզէթիվ ած. Հայցական (հոլով ըստ քերականաց):

Accúsatory էքքիուզէթօրի ած. Ամբաստանական, ամբաստանութեան:

To Accúse էքքիուզ բ, ն. Ամբաստանել, ամբաստան կամ չարախօս լինել, դատախազել, չարախօսել: մեղադրել, ստգտանել:

Accúser էքքիուզըր գ. Ամբաստան, չարախօս:

To Accústom էքքըսթըմ բ, ն. Սովորեցուցանել, վարժել, կրթել, հրահանգել:

Accústomable էքքըսթըմէպըլ ած. Սովորական, ունակական, բազմաժամանակեայ:

Accústomably էքքըսթըմէպլի մ. Ըստ սովորութեան:

Accústomance էքքըսթըմէնս գ. Սովորութիւն, սովորոյթ, ունակութիւն:

Accústomarily էքքըսթըմէրիլի մ. Սովորաբար, ըստ սովորութեան:

Accústomary էքքըսթըմէրի ած. Սովորական, գործածական, ըստ հասարակաց սովորութեան:

Accústomed էքքըսթըմտ ած. Սովորական, գործածական, յաճախ, հասարակ:

Ace էյս գ. Միակ թիւ, կամ կէտ 'ի թուղթս խաղու, կամ 'ի քուեայս. խուն ինչ, դանդ մի:

Acéphalous էսէֆէլըս ած. Անգլուխ:

Acérbity էսէրպիթի գ. Տտպութիւն, դառնութիւն, խակութի. խստութիւն, ժանտութիւն, դժնէութիւն:

To Acérvate էսէրվէյթ բ, ն. Շեղջել, կուտել, հաւաքել:

Acervátion էսէրվէշըն գ. Շեղջ, կուտակութիւն, հաւաքումն:

Acéscent էսէսսէնթ ած. Թթուաշ:

Acetóse էսիթօս ած. Թթու, կծու:

Acetósity էսիթօսիթի գ. Թթուութիւն, կծուութիւն:

Acétous էսիթըս ած. Բարկ, թթու, կծու:

Ache էյք գ. Ցաւ, ախտ:

To Ache, բ. չ. Ցաւիլ, ունել կամ կրել ցաւ, տխրանալ, խօթանալ:

To Achíeve էչիվ բ. ն. Աւարտել, կատարել, տանել 'ի գլուխ, գլխաւորել. ունել, ստանալ, բերել 'ի ձեռս, յաղթել:

Achíevement էչիվմէնթ գ. Կատարումն, յաղթութիւն, գործ քաջութեան. յաղթանակ:

Achíever էչիվըր գ. Որ 'ի գլուխ տանի կամ ստանայ, յաղթող. կատարող, յաւարտ ածող:

A'chor էյքօր գ. Տապ կամ կարմրութիւն ինչ մարմնոյ:

A'cid էսիտ ած. Կծու, թթու, բարկ, ժանտ, դառնահամ:

Acídity էսիտիթի գ. Կծուութիւն, թըթուութիւն. բարկութիւն, ժանտութի, դառնութիւն:

A'cidness էսիտնէս գ. Տես Acidity.

Acídulae էսիտիուլի գ. (իմա acquae acidulae) Կծուահամ, ժանտ (ջուրք):

To Acídulate էսիտիուլէյթ բ. ն. Սակաւ մի ընդ կծու կամ ընդ թթու խառնել, կծուահամ գործել:

Acídulous էսիտիուլըս ած. Թթուաշ, կծուահամ, սակաւ մի բարկ:

To Acknówledge էքնօլէճ բ. ն. Գիտել, ճանաչել. խոստովան լինել. երախտագէտ լինել:

Acknówledging էքնօլէճինկ ած. Երախտագէտ, շնորհապարտ:

Acknówledgment էքնօլէճմէնթ գ. Ճանաչումն, ծանօթութիւն, գիտութիւն. հաւանութիւն. խոստովանութիւն. երախտագիտութիւն. հարկ ծառայութեան:

A'cme էքմի գ. Ծայր, վերջին կէտ կամ աստիճան հիւանդութեան: [պիր:

Acólothist էքօլօթիսթ գ. Ջահընկալ դը-

A'conite էքօնայթ գ. Մղեխինդ. դեղ մահու, կամ թոյն (ըստ բանաստեղծից):

A'corn էյքօրն գ. Կաղին, պտուղ կաղնի ծառոյ:

Acóusticks էքօուսթիքս գ. Լսելաբանութիւն, գիտութիւն ձայնից, լսողական գիտութիւն. դեղ ականջաց կամ լսելեաց:

To Acquáint էքքուէյնթ բ. ն. Ծանօթացուցանել, ընտելացուցանել, տեղեկացուցանել. ծանօթ կամ տեղեակ առնել, տեղեկացուցանել, ծանուցանել:

Acquáintance էքքուէյնթէնս գ. Ծանօթութիւն, ընտանութիւն. տեղեկութի, գիտութիւն. ծանօթ, ընտանի:

Acquáinted էքքուէյնթէտ ած. Քաջածանօթ, ընտել, ընտանի, ծանօթ:

Acquést էքքուէսթ գ. Ստացումն, ըստացուած:

To Acquíesce էքքուիէս բ. չ. Հանգչիլ, շատանալ, հաճիլ, հաւանիլ:

Acquiéscence էքքուիէսէնս գ. Հաճութիւն, հաւանութիւն, զիջումն:

Acquírable էքքուայրէպըլ ած. Զոր մարթ է ստանալ կամ ունել:

To Acquíre էքքուայր բ. ն. Ստանալ, բերել 'ի ձեռս:

Acquíred էքքուայրտ գ. Ստացեալ:

Acquírement էքքուայրմէնթ գ. Ստացումն:

Acquírer էքքուայրըր գ. Ստացող, որ ստանայ կամ շահի:

Acquisítion էքքուիզիշըն գ. Ստացումն, ստացուած:

Acquísitive էքքուիզիթիվ ած. Ստացեալ, ստացական:

Acquíst էքքուիսթ գ. Ստացումն, ստացուած:

To Acquít էքքուիթ բ. ն. Ազատել, ազատ կացուցանել. արձակել, թողուլ. վըճարել, հատուցանել, լնուլ զպարտս: The man has acquitted himself well, քաջիկ ելից այրն զպարտս իւր, կամ զերծոյց զանձըն 'ի պարտեաց:

Acquítment էքքուիթմէնթ գ. Ազատութիւն 'ի պարտեաց, վճարումն:

Acquíttal էքքուիթթէլ գ. Ազատութիւն 'ի յանցանաց:

To Acquíttance էքքուիթթէնս բ. ն. Ազատել, ազատ կացուցանել 'ի պարտեաց, թողուլ զպարտիս:

Acquíttance, գ. Ազատութիւն 'ի պարտեաց, թողութիւն պարտուց. մուրհակ կամ գիր վճարման պարտուց:

A'cre էյքըր գ. Է չափ ինչ գետնոյ առ անգղիացիս: [թթու:

A'crid էքրիտ ած. Կծու, բարկ, դառն,

Acrimónius էքրիմօնիըս ած. Բարկ, կըծու, դառն, ժանտ:

A'crimony էքրիմօնի գ. Կծուութիւն, բարկութիւն, դառնութիւն. խստութիւն, ժանտութիւն, դաժանութիւն:

A'critude էքրիթիուտ գ. Կծուութիւն, տապութիւն, ժանտութիւն:

Acroamátical էքրօէմէթիքէլ ած. Բարձրագոյն կամ ներքին գիտութեան:

Acrónycal էքրօնիքէլ ած. Ի սկզբան գիշերոյ կամ երեկոյեան (մուտք կամ ելք աստեղաց):

Acrónycally էքրօնիքէլլի մ. Ի սկզբան գիշերոյ, յերեկոյին, ընդ երեկս:

A'crospire էքրօսփայր գ. Ընձիւղ կամ բողբոջ 'ի ծայրս սերմանց:

A'crospired էքրօսփայրտ ած. Ընձիւղեալ, բողբոջեալ:

Acróss էքրօ՛ս մ. Խաչաձև, խոտորնակի։

Acróstick էքրօ՛սթիք գ. Ոտանաւոր՝ որոյ սկզբնատառք յօդեն զանուն ուրուք։

A'croters կամ Acrotéria (է՛քրօթըրս, էքրօթի՛րիէ) գ. Փոքր պատուանդանք (ըստ ճարտարապետաց)։

To Act, աքթ կամ էքթ բ, չ. Լինել 'ի ներգործութեան կամ 'ի շարժման. գործել, առնել, կատարել, վարել, անցուցանել։

To Act, բ, ն. Յանդիման առնել, ցուցանել, յանձին բերել. կեղծել, ձևացուցանել, կերպարանել. ներգործել, ազդել. շարժել, շարժումն ընծայել։

Act, գ. Գործ, գործողութիւն, արարք. առնելութիւն. ներգործութիւն, արդիւնք, իր. գործողութիւն թատրոնական. վճիռ դատաստանական կամ ատենի. արձանագրութիւնք դատաստանական վճռոց։

A'ction է՛քշըն գ. Գործողութիւն. գործ, արարք. ներգործութիւն, առնելութիւն. նկարագրութի անցից. շարժուածք մարմնոյ ըստ բանից բերանոյ. դատ, դատաստան։ Actions. Տես Stocks.

A'ctionable է՛քշընէպլ ած. Արժանի դատաստանի. պատժապարտ, յանցաւոր։

A'ction-taking է՛քշըն-թէյքինկ ած. Վիճաբանասէր, որ խնդրէ մտնել 'ի դատ։

A'ctive է՛քթիվ ած. Գործունեայ, ալդու, զօրաւոր. ներգործական. գործնական. գործակատար. շոյտ. արագ, դիւրաշարժ։

A'ctively է՛քթիվլի մ. Գործականաբար, փութով, արագ. ներգործաբար, իբրև ըզ ներգործական։

A'ctiveness է՛քթիվնէս գ. Արագութիւն, դիւրաշարժութիւն, ճարտարութիւն. արագաշարժութիւն։

Actívity էքթի՛վիթի գ. Ներգործականութիւն. արագութիւն, ճարտարութիւն, փոյթ։

A'ctor է՛քթըր գ. Առնող, կատարող, որ 'ի գործ դնէ. դերասան, խաղարկու 'ի թատրոնի։

A'ctress է՛քթրէս գ. Կին արարող կամ գործադիր. կին դերասան կամ խաղարկու 'ի թատրոնի։

A'ctual է՛քչուըլ ած. Ներգործական. իրական. գործական կամ գործնական։

Actuálity էքչուէ՛լիթի գ. Ներգործականութիւն։

A'ctually է՛քչուըլլի մ. Ներգործութեամբ, իրօք, արդեամբք, ճշմարտութեամբ։

A'ctualness է՛քչուըլնէս գ. Ներգործականութիւն։

A'ctuary է՛քչուըրի գ. Դիւանադպիր, քարտուղար, նօտար։

To A'ctuate է՛քչուէյթ բ, ն. Շարժել, զարթուցանել։

A'ctuate, ած. Շարժեալ, զօրացեալ։

Actuóse էքչուօ՛ս ած. Զօրաւոր, ուժգին։

To A'cuate է՛քիուէյթ բ, ն. Սրել, նըրբացուցանել. զայրացուցանել։

Acúleate էքի՛ուլիէյթ ած. Սուր, սրածայր։

Acúmen էքի՛ումէն գ. Սրութիւն կամ նրբութիւն (մտաց)։

Acúminated էքի՛ումինէյթէտ ած. Սուր, սրածայր։

Acúte էքի՛ութ ած. Սուր, սրածայր. նրբամիտ, սրամիտ, նուրբ, ճարտար. սաստիկ, ուժգին. զօրաւոր, ուժեղ։ Acute accent, սուր շեշտ, շեշտ։

Acútely էքի՛ութլի մ. Սրութեամբ, նրբութեամբ, ճարտարմտութեամբ։

Acúteness էքի՛ութնէս գ. Սրութիւն, նրբութիւն. ճարտարութիւն. ուժգնութի, սաստկութիւն. ազդուութիւն։

Adácted էտէ՛քթէտ ած. Բռնի վարեալ կամ ձգեալ։

A'dage է՛տէյճ գ. Առած, առակ, խրատ, վճիռ։

Adágio էտէ՛յճիօ գ. Հանդարտ, մեղմ (ըստ երաժշտաց)։

A'damant է՛տէմէնթ գ. Ադամանդ. գոհար. մագնիս։

Adamantéan էտէմէնթի՛էն ած. Ադամանդեայ, կարծրակուռ իբրև զադամանդ։

Adamántine էտէմէ՛նթին ած. Ադամանդեայ, յադամանդէ. կարծրակուռ, անխորտակելի, անփշրելի։

A'dam's-apple է՛տէմզ-էփփլ գ. Խնձոր Ադամայ (այսպէս կոչի յանդամանդինաց ցըցուեալ մասն խոչափողոյ)։

To Adápt էտէ՛փթ բ, ն. Յարմարել, պատշաճել, պատկանել։

Adaptátion էտէփթէ՛յշըն գ. Յարմարումն, պատշաճողութիւն, պատկանումն. յարմարութիւն, պատշաճութիւն, վայելչութիւն։

Adáption (էտէ՛փշըն) գ. Յարմարութիւն, պատշաճողութիւն։

To Add էտ բ, ն. Յաւելուլ, յարել. գումարել կամ յաւելուլ 'ի միասին (զթիւս)։

To Addécimate էտտէ՛սիմէյթ բ, ն. Տասանորդել, առնուլ կամ ժողովել զտասանորդս։

To Addéem էտտի՛մ բ, ն. Կարծել, համարել, վարկանել։

A'dder է՛տտըր գ. Օձ թունաւոր, իժ։

A'dder's-grass է՛տտըրզ-կրաս գ. Օձախոտ (բոյս)։

A'dder's-tongue էտտըրզ-թընկ գ. Օձալեզու (է խոտ ինչ)։

A'ddible էտտիպըլ ած. Զոր մարթ է յաւելուլ։

Addibílity էտտիպիլիթի գ. Կարողութիւն լինելոյ յաւելլի։

A'ddice էտտիս գ. (աղաւաղմամբ Adze). Տապար (տախտագործի)։

To Addíct էտտիքթ բ, ն. Նուիրել, ընծայել. տալ զանձն, անձնատուր լինել։

Addíctedness էտտիքթէտնէս գ. Նուիրումն, ընծայումն անձին, անձնատուր լինելն։

Addíction էտտիքշըն գ. Նուիրումն, ընծայումն։

A'dditament էտտիթէմէնթ գ. Յաւելումն, յաւելուած։

Addítion էտտիշըն գ. Յաւելումն, յաւելուած. գումար կամ յաւելումն (ըստ թուաբանից). մակդիր կամ մակադրական անուն։

Addítional էտտիշընէլ ած. Յաւելուածոյ, յաւելեալ, այլ։

A'dditory էտտիթօրի ած. Յաւելուածական, որ կարէ յաւելուլ։

A'ddle էտտըլ ած. Փուտ, անծնունդ, ապականեալ (ձու). դատարկ, ունայն (ուղեղ). անծննդական (միտք)։

To A'ddle, բ, ն. Փտեցուցանել, ապականել, անծնունդ գործել։

A'ddle-pated էտտըլ-փէյթէտ ած. Դատարկ կամ անծննդական (միտք)։

To Addréss էտտրէս բ, ն. Ուղղել, պատրաստել զանձն. պատրաստել, կազմել, կազմ և պատրաստ ունել. ուղղել, մատուցանել, ընծայել, նուիրել։

Addréss, գ. Նուէր աղաչանաց կամ խնդրուածոյ, աղերսաբանութիւն. ձեռարանք, պատուասիրութիւն. մուտք, մատչումն. հնարք, ճարտարութիւն, հանճար. հասցէ (նամակի)։ A man of a pleasing address, այր քաղցրաբարոյ կամ հեշտահամբոյր, դիւրամատոյց։

Addrésser էտտրէսսըր գ. Որ ընծայէ գիր աղերսանաց, աղերսարկու։

Addúcent էտտիուսէնթ ած. Մղիչ կամ վարիչ (մկան)։

To Addúlce էտտըլս բ, ն. Քաղցրացուցանել, մեղմել։

Adénography էտինօկրէֆի գ. Մսանագրութիւն։

Adémption էտէմփշըն գ. Բարձումն, զրկումն։

Adépt էտէփթ գ. Քաջավարժ, ճարտար յիւրումն արուեստի։

Adépt, ած. Քաջավարժ, ներհուն, հմուտ, ճարտար։

A'dequate էտիքուէյթ ած. Հաւասար, զուգահաւասար, համեմատ, ուղիղ, ճիշդ։

A'dequately էտիքուէյթլի մ. Հաւասարապէս, համեմատաբար, ուղղութեամբ, ճշդութեամբ, արդարութեամբ։

A'dequateness էտիքուէյթնէս գ. Հաւասարութիւն, համեմատութիւն, ուղղութիւն, ճշդութիւն։

To Adhére էտհիր բ, չ. Յարիլ, գնիլ, հաստատիլ, կապիլ, պնդիլ։

Adhérence էտհիրէնս գ. Յարումն, պնդութիւն, հաստատութիւն։

Adhérency էտհիրէնսի գ. Տես Adherence.

Adhérent էտհիրէնթ ած. Յարեալ, կից, միացեալ ընդ։

Adhérent, գ. Համախոհ, կուսակից, միաբան։

Adhérer էտհիրըր գ. Յարեալ, միաբանեալ ընդ, աշակերտ, հետեւող։

Adhésion էտհիժըն գ. Յարումն, միաբանութիւն։

Adhésive էտհիսիվ ած. Որ յարի, մածուցիկ, կաւական։

To Adhíbit էտհիպիթ բ, ն. Մատուցանել, մերձեցուցանել, ՚ի կիր արկանել։

Adhibítion էտհիպիշըն գ. Գործածութիւն, մերձեցուցումն ՚ի գործ։

Adjácency էտճէսէնսի գ. Մերձաւորութիւն, հպաւորութիւն։ Տես և Adjacent.

Adjácent էտճէսէնթ ած. Առընթեր, մերձաւոր, մերձակայ, կից, հպաւոր։

Adjácent, գ. Մերձաւոր, մերձակայ, ընթերակայ։

Adiáphorous էտայէֆօրըս ած. Անտարբեր, չէզոք։

Adiáphory էտայէֆօրի գ. Անտարբերութիւն, չէզոքութիւն։

To Adjéct էտճէքթ բ, ն. Յարել, յաւելուլ, մերձ կամ առընթեր դնել։

Adjéction էտճէքշըն գ. Յարումն, յաւելումն, յաւելուած։

Adjectítious էտճէքթիշըս ած. Յաւելեալ, յաւելուածոյ։

A'djective էտճէքթիվ գ. Ածական անուն (ըստ քերականաց)։

A'djectively էտճէքթիվլի մ. Ածականաբար, ածականօրէն, իբրև ածական։

Adieú էտիու մ. Տէր ընդ քեզ, մնա խաղաղութեամբ, բարեաւ երթիջիր. ողջ լեր։

To Adjóin էտճօյն բ, ն. Յարել, միաւորել, յաւելուլ, դնել ընդ, յօդել, կցել, կապել։

To Adjóin, բ, չ. Յարիլ, կից կամ առընթեր լինել։

To Adjóurn էտճըրն բ, ն. Ձգել կամ թո-

զուլ յայլ օր (զդատաստան)․ յերկարել, յապաղել, յամեցուցանել։

Adjóurnment էտճը՛րնմէնթ գ․ Թողումն դատաստանի յայլ օր․ յերկարումն, յերկարաձգութի, յապաղումն, յամեցումն։

A'dipous է՛տիփըս ած․ Ճարպալից, գեր, պարարտ։

A'dit է՛տիթ գ․ Սորերկրեայ անցք (ջրոյ)։

Adítion էտի՛շըն գ․ Գնացք, երթ այլուր։

To Adjúdge էտճը՛ճ բ, ն․ Դատաստան առնել, վճռել, որոշել, հնքել, վճիռ հատանել, տալ զդատակնիք։

Adjudicátion էտճիուտիքէ՛շըն գ․ Վճիռ, դատաստան, վճիռ դատաստանի։

To Adjúdicate էտճի՛ուտիքէյթ բ, ն․ Դատաստանաւ որոշել, վճռել։

To A'djugate է՛տճիուկէյթ բ, ն․ Լծել, լծորդել, կապել ընդ։

A'djument է՛տճիումէնթ գ․ Օգնութիւն, նպաստ։

A'djunct է՛տճընքթ գ․ Յաւելուած, հետեւանք։

A'djunct, ած․ Կից, յարակից, անմիջական, հետեւորդ։

Adjúnction էտճը՛նքշըն գ․ Յաւելումն, յաւելուած։

Adjúnctive էտճը՛նքթիվ գ․ Որ յարէ կամ յաւելու․ յաւելուած։

Adjurátion էտճիուրէ՛շըն գ․ Երդմնեցուցանելն․ երդումն։

To Adjúre էտճիու՛ր բ, ն․ Երդմնեցուցանել։

To Adjúst էտճը՛սթ բ, ն․ Ուղղել, դնել 'ի կարգի, յարդարել, կազմել, յօրինել․ յարմարել, համեմատ գործել։

Adjústment էտճը՛սթմէնթ գ․ Ուղղութի, կարգաւորութիւն, յարմարութի․ կարգ, յօրինուած։

A'djutant է՛տճիութէնթ գ․ Օգնական զօրավարի։

To Adjúte էտճիու՛թ բ, ն․ Օգնել, ձեռն տալ, 'ի թիկունս հասանել։

Adjútor էտճիու՛թըր գ․ Օգնական, ձեռնտու, նպաստամատոյց։

Adjútory էտճիու՛թըրի ած․ Օգնական, ձեռնտու, նպաստամատոյց։

A'djuvant է՛տճիուվէնթ ած․ Նպաստամատոյց․ օգտակար, պիտանի։

To A'djuvate է՛տճիուվէյթ բ, ն․ Օգնել, ձեռնտու կամ նպաստամատոյց լինել։

Adméasurement էտմէ՛ժիուրմէնթ գ․ Չափ կանոնեալ կամ չափումն ըստ կանոնի։ Տ․ Measure.

Admensurátion էտմէնշիուրէ՛շըն գ․ Հաւասարաչափութիւն։

Admínicle էտմի՛նիքըլ գ․ Օգնութիւն, նպաստ, ձեռնտուութիւն։

Adminícular էտմինի՛քիուլըր ած․ Օգնիչ, ձեռնտու, նպաստամատոյց։

To Admínister էտմի՛նիսթըր բ, ն․ Մատակարարել, տալ, մատուցանել, բաշխել․ վարել, լնուլ զպաշտօն։ *To* administer an oath, երդմնեցուցանել, տալ երդնուլ, պահանջել զերդումն։

To Admínistrate էտմի՛նիսթրէյթ բ, ն․ Տալ, մատուցանել (զդեղ)։

Administrátion էտմինիսթրէ՛շըն գ․ Մատակարարութիւն, պաշտօն, կառավարութիւն․ պաշտօնեայք, կառավարք․ բաշխումն, տուչութիւն։

Admínistrative էտմի՛նիսթրէթիվ ած․ Մատակարար։

Administrátor էտմինիսթրէ՛թըր գ․ Մատակարար, հոգաբարձու, բաշխող, անօրէն․ պաշտօնեայ, սպասաւոր․ կառավար։

Administrátorship էտմինիսթրէ՛թըրշիփ գ․ Պաշտօն մատակարարի կամ հոգաբարձուի, մատակարարութիւն, հոգաբարձութիւն։

Administrátrix էտմինիսթրէ՛թրիքս գ․ Կին մատակարար կամ հոգաբարձու։

A'dmirable է՛տմիրէպըլ ած․ Զարմանալի, սքանչելի, սխրալի, հիանալի։

A'dmirableness կամ Admirabílity է՛տմիրէպըլնէս, էտմիրէպի՛լիթի գ․ Լինելն զարմանալի կամ սքանչելի, 'ի հիացումն կարգելն։

A'dmirably է՛տմիրէպլի մ․ Սքանչելապէս, զարմանալի կամ սխրալի իմն օրինակաւ․ հրաշակերտ։

A'dmiral է՛տմիրէլ գ․ Հրամանատար արքայական նաւու․ ծովակալ, հրամանատար նաւատորմղի․ նաւ ծովակալի կամ հրամանատարի։

A'dmiralship է՛տմիրէլշիփ գ․ Պաշտօն հրամանատարի արքայական նաւու կամ ծովակալի, ծովակալութիւն, հրամանատարութիւն արքայական նաւու։

A'dmiralty է՛տմիրէլթի գ․ Պաշտօնեայք կարգեալք 'ի վերայ նաւուց կամ ծովային զօրութեան։

Admirátion էտմիրէ՛շըն գ․ Զարմացումն, սքանչացումն, հիացումն, զարմանք, սքանչելիք։

To Admíre էտմա՛յր բ, ն․ Զարմանալ, հայել զարմացմամբ կամ սիրով, զմայլել։

To Admíre, բ, չ․ Զարմանալ, սքանչանալ, հիանալ, ապշել․ պշնուլ։

Admírer էտմա՛յրըր գ․ ած․ Զարմացող, ըսքանչացող, որ հայի զարմացմամբ կամ սիրով, անձկալից։

Admíringly էտմա՛յրինկլի մ. Զարմացմամբ, հիացմամբ:

Admíssible էտմի՛սսիպըլ ած. Զոր մարթ է ընդունել, ընդունելի, ներընդունակ:

Admíssion էտմի՛շըն գ. Ընդունելութիւն. մուտք. հաւանութիւն:

To Admít էտմի՛թ բ, ն. Ընդունել, թոյլ տալ մտանել. տեղի տալ, հաւանիլ:

Admíttable էտմի՛թթըպըլ ած. Ընդունելի, զոր մարթ է ընդունել:

Admíttance էտմի՛թթընս գ. Ընդունելութիւն. մուտք. հաւանութիւն:

To Admíx էտմի՛քս բ, ն. Խառնել, զանգել, բաղադրել:

Admíxtion էտմի՛քսչըն գ. Խառնումն, խառնուրդ, զանգուած, բաղադրութիւն:

Admíxture էտմի՛քսչիւր գ. Խառնուրդ, զանգուած:

To Admónish էտմօ՛նիշ բ, ն. Խրատել, ազդ առնել, զգուշացուցանել:

Admónisher էտմօ՛նիշըր գ. Խրատիչ, խըրատատու, զգուշացուցիչ:

Admónishment էտմօ՛նիշմընթ գ. Խրատ, ազդարարութիւն:

Admonítion էտմօնի՛շըն գ. Խրատ, ազդարարութիւն, զգուշութիւն, խորհուրդ, յանդիմանութիւն, ազդ առնելն:

Admonítioner էտմօնի՛շընըր գ. Խրատատու. կշտամբիչ:

Admónitor էտմօ՛նիթըր գ. Խրատիչ, խրատատու, ազդարար:

Admónitory էտմօ՛նիթըրի ած. Խրատական, խրատիչ, ազդարարական:

To Admóve էտմու՛վ բ, ն. Մերձեցուցանել, մերձ դնել, յարել:

Admurmurátion էտմըրմիւրէ՛շըն գ. Փանփաս, տրտունջ, քրթմնջիւն:

Adó էտու՛ գ. Աշխատութիւն, դժուարութիւն, նեղութիւն, վիշտ, խռովութիւն, տագնապ, տառապանք:

Adoléscence *կամ* Adoléscency էտօլէ՛սընս, էտօլէ՛սսընսի գ. Պատանութիւն, պատանեկութիւն, երիտասարդութիւն:

To Adópt էտօ՛փթ բ, ն. Որդեգրել, առնուլ յորդեգիրս. ընդունել, առնուլ, մերձեցուցանել առ ինքն:

Adóptedly էտօ՛փթէտլի մ. Որդեգրաբար, իբրև որդեգիր. որդեգրութբ իմն. ընդունելով առ ինքն:

Adópter էտօ՛փթըր գ. Որ առնու կամ ընդունի յորդեգիրս:

Adóption էտօ՛փշըն գ. Առնուլն յորդեգիրս. որդեգրութիւն. ընդունելութիւն:

Adóptive էտօ՛փթիվ ած. Որդեգրական, որդեգրեալ. որդեգիր. որ առնու յորդեգիրս:

Adórable էտօ՛րէպըլ ած. Երկրպագելի, պաշտելի. հիանալի:

Adórableness էտօ՛րէպըլնէս գ. Լինելն երկրպագելի կամ պաշտելի, արժանաւորութիւն երկրպագութեան:

Adórably էտօ՛րէպլի մ. Իբրև արժանի երկրպագութեան:

Adorátion էտօրէ՛շըն գ. Երկրպագութի, պաշտօն աստուածային. պաշտօն մեծարանաց, յարգութիւն:

To Adóre էտօ՛ր բ, ն. Երկիր պագանել, պաշտել, առնուլ յերկրպագութիւն կամ 'ի պաշտօն. յարգել, մեծարել:

Adórer էտօ՛րըր գ. Երկրպագու, պաշտօնատար, պաշտօնեայ:

To Adórn էտօ՛րն բ, ն. Զարդարել, պաճուճել, պճնել, յօրինել, կազմել, յարդարել:

Adórnment էտօ՛րնմընթ գ. Զարդ, զարդարանք, պաճուճանք, պճնութիւն, յօրինուած, գեղեցկութիւն:

Adówn էտա՛ուն մ. Ի խոնարհ, ընդ երկիր:

Adówn, նխ. Ի վայր քան:

Adréad էտրէ՛տ մ. Երկիւղիւ, յերկիւղ, երկիւղալից:

Adríft էտրի՛ֆթ մ. Հեռացեալ, ձգեալ յալեաց:

Adróit էտրօ՛յթ ած. Յաջողակ, ճարտար:

Adróitness էտրօ՛յթնէս գ. Յաջողակութիւն, ճարտարութիւն:

Adry′ էտրա՛յ մ. Ծարաւի, պապաքեալ:

Adscitítious էտսիթի՛շըս ած. Յաւելուածոյ, եկամուտ, օտար:

Adstríction էտսթրի՛քշըն գ. Սեղմումն, պնդումն:

To Advánce էտվէ՛նս բ, ն. Յառաջ խաղացուցանել կամ վարել. յառաջացուցանել, յառաջադէմ ընծայել, մեծացուցանել, զարգացուցանել, բարձրացուցանել, շքեղացուցանել. փութացուցանել, տալ կանխել. յառաջ մատուցանել, առաջի առնել:

To Advánce, բ, չ. Յառաջել, յառաջ խաղալ. յառաջադէմ լինել, զարգանալ:

Advánce, գ. Յառաջ խաղացումն, ընթացք. ձգումն, յօժարութիւն, բորբոք սիրոյ. յառաջադիմութիւն, զարգացումն, կատարելութիւն:

Adváncement էտվէ՛նսմընթ գ. Յառաջ խաղացումն, յառաջատուութիւն. բարձրութիւն, ամբարձումն. յառաջադիմութիւն, զարգացումն:

Adváncer էտվէ՛նսըր գ. Յառաջացուցիչ, ձեռնտու, օժանդակ:

Advántage էտվէ՛նթէճ գ. Առաւելութի. պատեհ, պատեհութիւն, առիթ. յարմարութիւն, վայելչութիւն, դէպք. դիրա-

զանցութիւն, բարձրութիւն. օգուտ, շահ. աւաւելի, աւելին. ծանրութիւն:

To Advántage, բ, ն. Առաւելութիւն կամ օգուտ ընծայել. յառաջացուցանել, յառաջ վարել, առաւելուլ:

Advántaged էտվէ՛նթէճտ ած. Յառաջացեալ, առաւելեալ, բարեմասնեալ:

Advántage-ground էտվէ՛նթէճ-կրաունտ գ. Երկիր քաջադէպ ('ի վանել զթշնամիս):

Advantágeous էտվէնթէ՛ճըս ած. Օգտակար, պիտանի, ձեռնտու, քաջադէպ, բարեպատեհ, 'ի դէպ, յարմար, վայելուչ:

Advantágeously էտվէնթէ՛ճըսլի մ. Ի դէպ, կարի վայելուչ:

Advantágeousness էտվէնթէ՛ճըսնէս գ. Պիտանութիւն, օգուտ, յարմարութիւն, պատեհութիւն, վայելչութիւն:

To Advéne էտվի՛ն բ, չ. Յաւելուլ, առաւելուլ, մտանել:

Advénient էտվի՛նիէնթ ած. Եկամուտ, օտար, յաւելեալ:

A'dvent է՛տվէնթ գ. Գալուստ փրկչին, (ըստ Եւրոպացւոց, երեմօրեայ հոգևոր պատրաստութի առ տօն ծննդեան Քնի):

Advéntine էտվէ՛նթին ած. Օտար, եկամուտ (ոչ է 'ի կիր):

Adventítious էտվէնթի՛շըս ած. Եկամուտ, օտար, յաւելեալ, յաւելուածոյ, արտաքին, պատահական:

Advéntive էտվէ՛նթիվ գ. Եկամուտ, օտար, արտաքին (ոչ է 'ի կիր):

Advéntual էտվէ՛նչուէլ ած. Ծննդեանն Քրիստոսի կամ գալստեան փրկչին:

Advénture էտվէ՛նչուր գ. Դէպք, գիպուած, պատահումն, վիճակ, բաղդ. արկածք, վտանգ, յանդգնութիւն, փորձ:

To Advénture, բ, չ. Յանդգնել, դնել զանձն 'ի վտանգի, իշխել, գիմագրաւել:

To Advénture, բ, ն. Արկանել 'ի վտանգ, դնել 'ի վտանգի:

Advénturer էտվէ՛նչուրըր գ. Յանդուգն, որ արկանէ զանձն 'ի վտանգ:

Advénturesome էտվէ՛նչուրսըմ ած. Տես Adventurous.

Advénturesomeness էտվէ՛նչուրսըմնէս գ. Յանդգնութիւն, վտանգաւորութիւն:

Advénturous էտվէ՛նչուրըս ած. Յանդուգն, ձեռներէց, քաջ, յանձնապաստան, խրոխտ. վտանգաւոր:

Advénturously էտվէ՛նչուրըսլի մ. Յանդուգն, յանդգնաբար, վտանգաւ:

A'dverb է՛տվէրպ գ. Մակբայ:

Advérbial էտվէ՛րպիէլ ած. Մակբայի, որ է իբրև զմակբայ:

Advérbially էտվէ՛րպիէլլի մ. Մակբայօրէն, իբրև զմակբայ:

Advérsable էտվէ՛րսէպլ ած. Ներհակ, ներհակական, ընդդէմ, հակառակ (ոչ է 'ի կիր):

Adversária էտվէրսէ՛րիէ գ. Մատեան կամ գիր յիշատակաց, յիշատակարան:

A'dversary է՛տվէրսէրի գ. Հակառակորդ, ոսոխ, ախոյեան, թշնամի:

Advérsative էտվէ՛րսէթիվ ած. Ներհակական (մակբայ):

A'dverse է՛տվէրս ած. Ներհակ, ներհական, ընդդէմ, հակառակ, ձախող. հակառակող, հակառակորդ:

A'dversely է՛տվէրսլի մ. Ներհակաբար, ձախողակի, ընդ հակառակն:

Advérsity էտվէ՛րսիթի գ. Ներհակութի, ձախողութիւն, անյաջողութիւն. թշուառութիւն, աղէտք:

To Advért էտվէ՛րթ բ, չ. Դարձուցանել զուշս կամ զմիտս, հայել, դիտել, նայել:

Advértence էտվէ՛րթէնս գ. Մտադրութիւն, դիտողութիւն, հայեցուած:

Advértency էտվէ՛րթէնսի գ. Նոյն է ընդ բառիս Advertence.

To Advertíse էտվէրթա՛յզ բ, ն. Ազդ առնել, ծանուցանել, տեղեակ առնել. տալ տեղեկութիւն, զգուշացուցանել:

Advértisement էտվէ՛րթիզմէնթ կամ էտվէրթա՛յզմէնթ գ. Ազդարարութիւն, խրատ, զգուշութիւն, տեղեկութիւն, ծանօթութիւն, ծանուցումն, յայտարարութիւն:

Advertíser էտվէրթա՛յզըր գ. Ազդարար, ծանուցանող. գիր ծանուցման կամ յայտարարութեան:

Advertísing էտվէրթա՛յզինկ ած. Ազդարար, ծանուցանող:

To Advésperate էտվէ՛սփիրէյթ բ, չ. Երեկոյանալ, ընդ երեկս լինել, տարաժամել:

Advíce էտվա՛յս գ. Խրատ, ազդարարութիւն, զգուշութիւն. խորհուրդ. տեղեկութիւն, ծանօթութիւն, լուր:

Advíce-boat էտվա՛յս-պօթ գ. Պատգամաբերնաւ:

Advísable էտվա՛յզէպլ ած. Խոհական, 'ի դէպ, վայելուչ, պատշաճ:

Advísableness էտվա՛յզէպլնէս գ. Խոհեմութիւն, յարմարութիւն, պատշաճումն:

To Advíse էտվա՛յզ բ, ն. Խորհուրդ տալ, զգուշացուցանել. ծանուցանել, տեղեակ առնել:

To Advíse, բ, չ. Խորհուրդ հարցանել, տեղեկանալ. խորհել, քննել, կշռել 'ի միտս:

Advísed էտվա՛յզտ ած. Զգուշաւոր, խոհական, իմաստուն. քաջ խորհեալ, խորհրդով կամ դիտմամբ արարեալ:

Advísedly էտվա՛յզէտլի մ. Զգուշութբ, խորհրդով, քննութեամբ, իմաստութբ:

Advísedness էտվայզէտնէս գ. Զգուշութիւն, խորհուրդ, խոհականութիւն, իմաստութիւն:

Advísement էտվայզմէնթ գ. Խորհուրդ, ազդարարութիւն. զգուշութիւն, խոհեմութիւն:

Advíser էտվայզըր գ. Խորհրդական, խորհրդատու, զգուշացուցիչ:

Adulátion էճիուլէշըն գ. Շողոքորթութիւն, շոգմոգութիւն, շողոմութիւն, մարդեղուզութիւն:

Adulátor էճիուլէթըր գ. Շողոքորթ, շոգմոգ, շողոմարար, մարդեղոյզ, մարդահաճոյ:

A'dulatory էճիուլէթըրի ած. Շողոքորթական, շոգմոգական:

Adúlt էտըլթ ած. Չափահաս, 'ի չափ, կամ յորբունս հասեալ:

Adúlt, գ. Այր 'ի չափ կամ յորբունս հասեալ:

To Adúlter էտըլթըր բ, ն. Շնալ, գործել զշնութիւն:

Adúlterant էտըլթըրէնթ գ. Որ խարդախէ, կամ ապականէ:

To Adúlterate էտըլթըրէյթ բ, ն. Շնալ, գործել զշնութիւն. խարդախել, ապականել, այլայլել:

Adúlterate, ած. Ըմբռնեալ 'ի յանցանս շնութեան. խարդախեալ, խառնեալ, ապականեալ, այլայլեալ, անհարազատ:

Adúlterateness էտըլթըրէյթնէս գ. Անհարազատութիւն, խարդախութիւն, այլայլութիւն:

Adulterátion էտըլթըրէշըն գ. Խարդախութիւն, այլայլութիւն, ապականութի, անհարազատութիւն, խառնումն:

Adúlterer էտըլթըրըր գ. Շուն, շնացող, շնացեալ:

Adúlteress էտըլթըրէս գ. Կին շնացող կամ ըմբռնեալ 'ի յանցանս շնութեան:

Adúlterine էտըլթըրայն գ. Ծնունդ անհարազատ, որդի շնութեան:

Adúlterous էտըլթըրըս ած. Շուն, շնացող, շնացեալ:

Adúltery էտըլթըրի գ. Շնութիւն:

Adúltness էտըլթնէս գ. Չափ հասակի, արբունք:

Adúmbrant էտըմպրէնթ ած. Ստուերագիծ, գծագիր:

To Adúmbrate էտըմպրէյթ բ, ն. Ստուերագրել, գծագրել, ընդ աղօտ ցուցանել:

Adumbrátion էտըմպրէշըն գ. Ստուերագրութիւն, գծագրութիւն. գծագիր, ուրուական պատկեր:

Adunátion էտիունէշըն գ. Միութիւն, միաւորութիւն:

Adúncity էտընսիթի գ. Կորութիւն, ճանկաւորն լինել, կեռ:

Adúnque էտընք ած. Կեռ, ճանկաւոր (ոչ է 'ի կիր):

A'dvocacy էտվօքէսի գ. Փաստաբանութիւն, պաշտպանութիւն, ջատագովութի:

A'dvocate էտվօքէյթ գ. Փաստաբան, պաշտպան, ջատագով, բարեխօս, միջնորդ:

Advocátion էտվօքէշըն գ. Փաստաբանութիւն, ջատագովութիւն, պաշտպանութի:

Advolátion էտվօլէշըն գ. Թռիչք, խոյանք, դիմումն:

Advolútion էտվօլիուշըն գ. Շրջան, պտոյտ, դարձումն:

Advóutry էտվաութրի գ. Շնութի, գործ շնութեան:

Advowé էտվաուի գ. Ժառանգատու կամ պաշտպան եկեղեցւոյ:

Advówson էտվաուզըն գ. Ժառանգատուութիւն կամ պաշտպանութիւն եկեղեցւոյ:

To Adúre էտիուր բ, չ. Այրել, կիզուլ, տոչորել:

Adúst էտըսթ ած. Այրեցեալ, կիզեալ, տոչորեալ, բոցակիզն, հրատապնեալ:

Adústed էտըսթէտ ած. Տես Adust.

Adústible էտըսթիպըլ ած. Այրելի, կիզելի, կիզանելի:

Adústion էտըսչըն գ. Այրումն, կիզումն, տոչորումն, տապ:

Aégilops իճիլօփս գ. Այծակն (է ուռոյց ինչ գոյացեալ յանկիւնս աչաց):

Aegyptíacum իճիփթայէքըմ գ. Եգիպտական (է սպեղանիք ինչ):

Ael կամ Eal և կամ Al մասնիկք 'ի բաղադրութեան բառից՝ ունին զնշանակութիւն բառիս ամենայն կամ բոլորովին, զորօրինակ Aelwin, ամենայաղթ կամ քաջայաղթ. Alfred, ամենախաղաղ, լի խաղաղութեամբ, խաղաղաւէտ:

Aelf մասնիկ՝ 'ի բաղադրութեան բառից ունի զնշանակութիւն բառիցս հօմ, կից, օգնական, զորօրինակ Aelfwold, համիշխան, պաշտօնակից, օգնական կառավարի կամ քաղաքապետի:

Aérial էիրիէլ ած. Օդային, օդեղէն. օդական, եթերական, վերին, բարձր:

A'erie իրի գ. Բոյն որսական թռչնոց:

Aerólogy էըրօլօճի գ. Օդաբանութիւն:

A'eromancy էըրօմէնսի գ. Օդահմայութիւն:

Aerómetry էըրօմիթրի գ. Օդաչափութի:

A'eronaut էըրօնօթ գ. Օդագնաց, օդապար:

Aeróscopy էըրօսքօփի գ. Օդադիտութիւն, զննութիւն օդոյ:

A'ethiops–mineral էթհիօփս-մինըրէլ գ. Հանք Եթովպացւոց (է անուն սեւորակ ինչ գեղոյ):

Aetítes էդայդիզ գ. Արծուաքար:

Afár էֆա́ր մ. Հեռի, 'ի բացեայ. 'ի հեռաստան: From afar, 'ի հեռուստ, 'ի բացուստ, 'ի հեռաստանէ: Afar off, հեռագոյն, կարի խիստ հեռի, կամ 'ի բացեայ:

Aféard էֆի́ըրտ ած. Յերկիւղի, ըմբռնեալ յերկիւղ, ահացեալ, երկիւղալից, զարհուրեալ, զարհուրագին:

A'fer էֆըր գ. Արեւմտեան հարաւ, հողմն արեւմտեան հարաւոյ:

Affabílity էֆֆէպի́լիդի գ. Քաղցրաբարոյութիւն, քաղցրութիւն բարուց, հեզութիւն, մարդասիրութիւն:

A'ffable էֆֆէպըլ ած. Քաղցրաբարոյ, հեզ, քաղցր, մարդասէր:

A'ffableness էֆֆէպլնէս գ. Քաղցրութիւն, հեզութիւն, մարդասիրութիւն:

A'ffably էֆֆէպլի մ. Քաղցրութեամբ, հեզութեամբ, մարդասիրութեամբ, մարդասիրաբար, մարդասիրապէս:

A'ffabrous էֆֆէպրըս ած. Ճարտար, ճարտարարուեստ, ընտիր, քաջ (ոչ է 'ի կիր):

Affáir էֆֆէ́յր գ. Գործ, գործառնութիւն, արարք:

To Afféar էֆֆի́ր բ, չ. Հաստատել, ամրացուցանել, հաստատուն առնել:

Afféct էֆֆէ́քդ գ. Ախորժակ, իղձ, ցանկութիւն, յօժարութիւն, կիրք, զգայութիւն. հանգամանք, պարագայք:

To Afféct, բ, ն. Ազդել, ներգործել, շարժել. ցանկալ, թեքն առնել, ցուցանել ըղձ յօժարութիւն, ձգիլ, խնդրել, յօժարիլ, սիրել, ախորժել. կեղծել, արուեստակել, առ երեւս ցուցանել, ձեւանալ, կեղծաւորել:

Affectátion էֆֆէքդէ́յշըն գ. Կեղծ յօժարութիւն, կեղծիք, արուեստակութիւն:

Affécted էֆֆէ́քդէտ ած. Զգածեալ, շարժեալ, յօժարեալ, յօժարամիտ. կարի խիստ, տարապայման. կեղծ, առ երեւս, արուեստակեալ. ինքնահաճոյ, արուեստասէր:

Afféctedly էֆֆէ́քդէտլի մ. Արուեստակութեամբ, կեղծեօք, առ 'ի ցոյց:

Afféctedness էֆֆէ́քդէտնէս գ. Արուեստակութիւն, ցոյցք, կեղծիք:

Afféction էֆֆէ́քշըն գ. Զգացումն, ցանկութիւն, կիրք, ախորժակ, սէր, յօժարութիւն, իղձ, փափաք, յօժարամտութիւն, նախանձ, գորով, խանդ. վիճակ, որպիսութիւն, հանգամանք. յատկութիւն, որակութիւն. կենդանի նկարագրութիւն 'ի պատկերի:

Afféctionate էֆֆէ́քշընէդ ած. Զգածեալ, յօժարամիտ, սրտեռանդն, ջերմ, նախանձայոյզ, բորբոքեալ, յօժար, գորովալից, խանդակաթ:

Afféctionately էֆֆէ́քշընէդլի մ. Յօժարամիտ, խանդակաթ, գորովագին:

Afféctionateness էֆֆէ́քշընէդնէս գ. Յօժարութիւն, յօժարամտութիւն, խանդակաթ սէր, գորով:

Afféctioned էֆֆէ́քշընտ ած. Յօժարամիտ, խանդակաթ. զգածեալ:

Afféctiously էֆֆէ́քշըսլի մ. Գորովագին, սրտառուչ:

Afféctive էֆֆէ́քդիվ ած. Ազդու, ազդողական, սրտառուչ, շարժողական:

Affectuósity էֆֆէքչիուօ́սիդի գ. Ազդուութիւն, ազդողականութիւն:

Afféctuous էֆֆէ́քչիուըս ած. Ազդու, ազդողական, շարժողական, գթալիր, սրտառուչ:

Affíance էֆֆա́յէնս գ. Հարսնախօսութիւն. վստահութիւն, ապաւինութիւն:

To Affíance, բ, ն. Խօսել զկին, խոստանալ առն, առնել զհարսնախօսութիւն. վստահանալ, վստահ լինել:

Affíancer էֆֆա́յէնսըր գ. Հարսնածու, միջնորդ հարսնախօսութեան:

Affidátion կամ Affidáture էֆֆիտէ́յշըն, էֆֆիտէ́յչիուր գ. Ուխտ, դաշն, խոստումն հաւատարմութեան:

Affidávit էֆֆիտէ́յվիդ գ. Երդումն (յատենի), ծանուցումն, կամ յայտարարութիւն հանդերձ երդմամբ:

Affíed էֆֆա́յտ ած. Խօստացեալ, խօսեցեալ:

Affiliátion էֆֆիլիէ́յշըն գ. Որդեգրութիւն, առնուլն յորդեգիրս. ընկերակցութիւն:

A'ffinage էֆֆինէյճ գ. Զտումն կամ մաքրութիւն հրահալելեաց:

Affíned էֆֆա́յնտ ած. Ազգակից, ազգական, մերձաւոր:

Affínity էֆֆի́նիդի գ. Ազգականութիւն, խնամութիւն. մերձաւորութիւն, նմանութիւն, յարակցութիւն:

To Affírm էֆֆը́րմ բ, չ. Հաստատել, պնդել, ասել համարձակ:

To Affírm, բ, ն. Հաստատել, կնքել, վկայել, ստորասել:

Affírmable էֆֆը́րմէպըլ ած. Հաստատութեան արժանի, զոր մարթ է հաստատել:

Affírmance էֆֆը́րմէնս գ. Հաստատութիւն, վկայութիւն:

Affírmant էֆֆը́րմէնդ գ. Որ հաստատէ կամ վկայէ, վկայ:

Affirmátion էֆֆըրմէ́յշըն գ. Հաստատութիւն, վկայութիւն, ստորասութիւն:

Affírmative էֆֆը́րմէդիվ ած. Հաստա-

ստուգական, ստորասական. հաստատուն, ստոյգ. դրական, վարդապետական:

Affírmatively էֆֆըրմէթիվլի մ. Հաստատութեամբ, ստորասաբար:

Affírmer էֆֆըրմըր գ. Որ հաստատէ կամ պնդէ:

To Affíx էֆֆիքս բ, ն. Յաւելուլ, յարել. կցել, յօդել, կապել, կապակցել:

Affíx, գ. Մասնիկ յաւելեալ յաւարտ բառին:

Affíxion էֆֆիքշըն գ. Յաւելումն, յաւելուած, կապակցութիւն:

Afflátion էֆֆլէշըն գ. Շնչումն, փչումն:

Afflátus էֆֆլէթըս գ. Ազդեցութիւն վերին, աստուածազդեցիկ զօրութիւն:

To Afflíct էֆֆլիքթ բ, ն. Վշտացուցանել, տառապեցուցանել, նեղել, տանջել, չարչարել:

Afflíctedness էֆֆլիքթէտնէս գ. Վիշտ, նեղութիւն, տառապանք, ցաւ, տրտմութիւն:

Afflícter էֆֆլիքթըր գ. Որ վշտացուցանէ կամ չարչարէ:

Afflíction էֆֆլիքշըն գ. Վիշտ, տրտմութիւն, ցաւք, տառապանք, նեղութիւն:

Afflíctive էֆֆլիքթիվ ած. Վշտացուցիչ, վշտալին, նեղիչ, տանջողական:

A'ffluence կամ A'ffluency էֆֆլիուէնս, էֆֆլիուէնսի գ. Հոսումն, խաղացումն, ընթացք, գնացք. զեղումն, յորդութիւն, առատութիւն, բազմութիւն:

A'ffluent էֆֆլիուէնթ ած. Հոսող, որ հոսէ, հոսանուտ. զեղուն, լիահոսան, յորդառատ, բազում, լիալեղուն, ճոխ:

A'ffluentness էֆֆլիուէնթնէս գ. Հոսողականութիւն. հոսումն, զեղումն:

A'fflux էֆֆլըքս գ. Հոսումն, զեղումն, առատութիւն, հոսանք:

Afflúxion էֆֆլըքշըն գ. Հոսումն, հոսանք:

To Affórd էֆֆօրտ բ, ն. Պատրաստել, բերել կամ տալ զպտուղ. տալ, բերել, ընծայել. տալ, վաճառել. բերել կամ տանել զծախս, բաւական լինել վասն ծախուցն:

To Affórest էֆֆօրէսթ բ, ն. Անտառացուցանել, դարձուցանել զերկիրն յանտառ կամ 'ի մայրի:

To Affránchise էֆֆրէնչիզ բ, ն. Ազատել, ազատ կացուցանել, գրել յազատութիւն:

To Affráy էֆֆրէյ բ, ն. Երկեցուցանել, զարհուրեցուցանել, ահաբեկ առնել (ոչ է 'ի կիր):

Affráy, գ. Յարձակումն 'ի վերայ ապաղակաւ, ահարկութիւն:

Affríction էֆֆրիքշըն գ. Շփումն:

To Affríght էֆֆրայթ բ, ն. Երկեցուցանել, զարհուրեցուցանել, ահաբեկ առնել, երկիւղուկս արկանել:

Affríght, գ. Երկիւղ, ահ, զարհուրանք, ահարկութիւն. արհաւիրք, տեսիլ ահագին, ահագնութիւն:

Affríghtful էֆֆրայթֆուլ ած. Ահագին, սոսկալի, երկիւղալից, զարհուրելի:

Affríghtment էֆֆրայթմէնթ գ. Ահ, երկիւղ, զարհուրանք, սոսկումն, ահագնութիւն:

To Affrónt էֆֆրընթ բ, ն. Հանդէպ ճակատիլ, ճակատ առ ճակատ մատչիլ, յանդիման լինել. 'ի դիմի հարկանիլ, զդէմ ունել, ընդդէմ ելանել. թշնամանել, նախատել, անգոսնել:

Affrónt, գ. Ճակատ, երես, դէմք, համդիպակացութիւն. յանդիմանութիւն, նախատինք, թշնամանք. ամօթ, խայտառակութիւն:

Affrónter էֆֆրընթըր գ. Որ նախատէ կամ թշնամանէ, թշնամանող:

Affrónting էֆֆրընթինկ ած. Նախատական, թշնամանական, թշնամանալից:

To Affúse էֆֆիուզ բ, ն. Հեղուլ, թափել 'ի վերայ, սրսկել:

Affúsion էֆֆիուժըն գ. Հեղումն, թափումն 'ի վերայ, սրսկումն:

To Affy' էֆֆայ բ, ն. Խօսել զկին, խոստանալ տալ:

To Affy', բ, չ. Վստահիլ, վստահ լինել, ապաւինիլ (ոչ է 'ի կիր): [տան:

Afíeld էֆիլտ մ. Ի դաշտ կամ յանդաս-

Aflát էֆլէթ մ. Հաւասար գետնոյ, զերեսօք երկրի, ընդ երկիր:

Aflóat էֆլօթ մ. Զերեսօք կամ 'ի վերայ ալեաց, տատանեալ, 'ի ծուփս:

Afóot էֆութ մ. Հետեւակ, հետիոտս. յոտին, պատրաստ:

Afóre էֆօր նխ. Առաջի, նախ քան, յառաջ քան, յառաջագոյն քան:

Afóre, մ. Նախ, յառաջ, յառաջագոյն, կանխաւ. հանդէպ, առաջի, յանդիման, զառաջեաւ:

Afóregoing էֆօրկօյինկ ած. Յառաջընթաց, նախընթաց:

Afórehand էֆօրհէնտ մ. Նախաձեռն, յառաջագոյն, կանխաւ, արդէն:

Afórementioned էֆօրմէնշընտ ած. Նախայիշատակեալ, յիշատակեալ յառաջագոյն:

Afórenamed էֆօրնէյմտ ած. Յառաջագոյն անուանեալ կամ ասացեալ:

Afóresaid էֆօրսէյտ ած. Յառաջագոյն կամ նախ ասացեալ:

Afóretime էֆօ՛րթայմ մ. Յառաջագոյն, կանխաւ, յանցեալ ժամանակս:

Afráid էֆրէյտ ած. Ահաբեկ, զարհուրեալ, երկիւղալից:

Afrésh էֆրէշ մ. Նորոգ, վերստին, միւսանգամ, անդրէն:

Afrónt էֆրընթ մ. Հանդէպ, յանդիման, զառաջեաւ:

A'fter էֆթըր նխ. Յետոյ, յետոյ քան, զկնի, զհետ. ըստ, ըստ օրինակի:

A'fter, մ. Ապա, յետ այնորիկ, յետոյ, զկնի:

A'fterages էֆթըրէյճէզ գ. Ապայապա ժամանակք, առյապայք, ապագայք, ապառնիք, զկնիք, յետինք:

A'fter-all էֆթըր-օլ մ. Զկնի կամ ՚ի վախճան ամենայնի, ՚ի վախճանի, հուսկ յետոյ, ապա:

A'fterbirth էֆթըրպըրթհ գ. Աղա ալայոց:

A'fterclap էֆթըրքլէփ գ. Նոր դիպուած, անակնկալ պատահումն, արկածք:

A'ftercost էֆթըրքօսթ գ. Նորոգ կամ կրկին ծախք:

A'ftercrop էֆթըրքրօփ գ. Կրկին հունձք:

To A'ftereye էֆթըրայ բ, ն. Ունել առաջի աչաց, զգուշանալ,

A'ftergame էֆթըրկէյմ գ. Կրկին կամ վերստին հնարք:

A'ftermath էֆթըրմէթհ գ. Կրկին հունձք խոտոյ, հունձք աշնայնոյ:

A'fternoon էֆթըրնուն գ. Զկնի հասարակ աւուր:

A'fterpains էֆթըրփէյնզ գ. Ցաւք զկնի երկանց կամ ծննդեան:

A'fterpart էֆթըրփարթ գ. Երկրորդ կամ յետին մասն:

A'fterproof էֆթըրփրուֆ գ. Երկրորդ ցուցումն, վերջին փորձ, գլուխ բանից:

A'ftertaste էֆթըրթէյսթ գ. Համ զկնի ճաշակաւութեանն:

A'fterthought էֆթըրթհօթ գ. Խորհուրդ անագան:

A'ftertimes էֆթըրթայմզ գ. Յետագայ կամ առյապա ժամանակք, ապառնիք:

A'fterward էֆթըրուօրտ մ. Յետոյ, զկնի, ապա, առյապայս, յետ այնորիկ:

A'fterwit էֆթըրուիթ գ. Հանճար կամ հնարք անագան:

Agáin էկէն մ. Վերստին, միւսանգամ, դարձեալ, անդրէն, կրկին, եւ, և եւ. փոխարէն. բաց ՚ի. Again and again, կրկին և կրկին, բազում անգամ, ստէպ:

Agáinst էկէնսթ նխ. Ընդդէմ, հակառակ, ներհակ. հանդէպ, յանդիման. մինչև:

Agápe էկէյփ մ. Բերանաբաց, ՚ի զարմացումն:

A'garick էկէրիք գ. Տեսակ ինչ սնկոյ:

Agást էկէսթ ած. Շուարեալ, պակուցեալ, շշմուցեալ:

A'gate էկէթ գ. Ակատ (ակն պատուական):

A'gaty էկէթի ած. Ակատեայ:

To Agáze էկէյզ բ, ն. Շրտուցանել, պակուցանել, շուարեցուցանել:

Agázed էկէյզտ ած. Շրտուցեալ, պակուցեալ, շուարեալ, ապշեալ:

A'ge էյճ գ. Հասակ, տիք. կեանք, ժամանակ կենաց. ժամանակ, ամք, աւուրք. դար, հարիւրեակ. հասակ ծերութեան, ծերութիւն. լիութիւն ամաց, կատարեալ հասակ:

A'ged էյճէտ ած. Ծեր, ծերունի, անցեալ զաւուրբք, հինաւուրց, բազմամեայ, ծերացեալ, հնացեալ:

A'gedly էյճէտլի մ. Ծերունաբար, իբրև զհինաւուրց:

Agén էկէն մ. Անդրէն, վերստին, փոխարէն: Տես Again.

A'gency էյճէնսի գ. Գործողութիւն, արարք. գործառնութիւն, գործակալութի. գործատուն:

A'gent էյճէնթ ած. Ազդող, արարող, ներգործող:

A'gent, գ. Ազդող, արարող, տէր գործողութեան. գործակալ, վերակացու, հոգաբարձու, պաշտօնեայ, հազարապետ տան. ներգործող:

Aggenerátion էճճէնըրէյշըն գ. Ծնունդ, աճումն, միաւորութիւն, փոխարկութի:

To A'ggerate էճճըրէյթ բ, ն. Դիզել, կուտել, բարդել:

To Agglómerate էկկլօ՛մըրէյթ բ, ն. Գրնտել. հաւաքել ՚ի միասին, ժողովել ՚ի մի:

Agglútinants էկկլիւթինէնթս գ. Մածուցիչ կամ միաւորիչ դեղք:

To Agglútinate էկկլիւթինէյթ բ, ն. Մածուցանել, միաւորել, յարել:

Agglutinátion էկկլիւթինէյշըն գ. Մածուցումն, միաւորութիւն, յարումն:

Agglútinative էկկլիւթինէթիվ ած. Մածուցիչ, միաւորիչ:

To A'ggrandize էկկրէնտայզ բ, ն. Մեծացուցանել, աւաւելուլ, բարձրացուցանել:

A'ggrandizement էկկրէնտայզմէնթ գ. Մեծութիւն, աւաւելութիւն, բարձրութի, բարգաւաճելն:

A'ggrandizer էկկրէնտայզըր գ. Որ մեծացուցանէ, մեծացուցիչ, բարձրացուցիչ:

To Aggráte էկկրէյթ բ, ն. Հաճեցուցանել, պատուասիրել, մեծարել (ոչ է ՚ի կիր):

To A'ggravate էկկրէվէյթ բ, ն. Ծանրա-

ցուցանել, առաւելուլ:

Aggravátion էկկրէվէշըն գ. Ծանրութիւն, առաւելութիւն:

A'ggregate էկկրիկէյթ ած. Ժողովեալ, հաւաքեալ:

A'ggregate, գ. Ժողով, գումար, հաւաքումն:

To A'ggregate, բ. ն. Ժողովել 'ի մի, հաւաքել, կուտել, խմբել, գումարել:

Aggregátion էկկրիկէշըն գ. Հաւաքումն, ժողով, գումար, կոյտ, խումբ:

To Aggréss էկկրէս բ. չ. Յարձակիլ 'ի վերայ ուրուք բռնութեամբ կամ թշնամութեամբ:

Aggréssion էկկրէշըն գ. Յարձակումն 'ի վերայ ուրուք բռնութեամբ, բռնութիւն, անիրաւութիւն:

Aggréssor էկկրէսըր գ. Յարձակող, որ յարձակի 'ի վերայ ուրուք բռնութեամբ կամ յանիրաւի:

Aggríevance էկկրիվէնս գ. Անիրաւութիւն, զրկանք:

To Aggríeve էկկրիվ բ. ն. Վշտացուցանել, նեղել, զրկել, անիրաւել:

To Aggroúp էկկրուփ բ. ն. Խմբել կամ հաւաքել 'ի մի (ըստ նկարչաց):

Aghást էկէսթ ած. Ցուարեալ, ապշուցեալ, ահաբեկ լեալ:

A'gile էճիլ ած. Դիւրաշարժ, արագ, թեթեւ:

A'gileness էճիլնէս գ. Դիւրաշարժութիւն, արագութիւն, թեթեւութիւն:

Agílity էճիլիթի գ. Դիւրաշարժութիւն, թեթեւութիւն, արագութիւն:

A'gio էճիօ գ. Առաւելութիւն արժողութեան դրամոց (ըստ վաճառականաց):

To Agíst էճիսթ բ. ն. Առնուլ եւ սնուցանել վարձու զանասունս այլոց 'ի դաշտի ուրուք:

Agístment էճիսթմէնթ գ. Դաշն, իրաւախոհութիւն:

A'gitable էճիթէպըլ ած. Շարժելի եւ կամ վիճելի:

To A'gitate էճիթէյթ բ. ն. Շարժել, տատանել. աղմկել, խռովել. շարժել, յարուցանել զխնդիր, վիճել. յուզել, քննել:

Agitátion էճիթէշըն գ. Շարժումն, տատանումն. յուզումն, ծփանք, խռովութիւն. յոյզ, խնդիր, քննութիւն:

Agitátor էճիթէյթըր գ. Որ շարժէ կամ յարուցանէ, շարժիչ:

A'glet էկլէթ գ. Ցցուեալ ծայրք. գնտա 'ի ծայրս թելից ծաղկանց (որպէս 'ի կակաչն):

A'gminal էկմինէլ ած. Խմբային, գնդային, խմբի կամ գնդի զօրաց:

A'gnail էկնէյլ գ. Ցաւք կամ վէրք եղնգան:

Agnátion էկնէշըն գ. Ազգականութիւն կամ արենակցութիւն յարական սեռի:

Agnítion էկնիշըն գ. Ծանօթութիւն, գիտութիւն, ճանաչումն:

To Agníze էկնայզ բ. ն. Ճանաչել, գիտել (ոչ է 'ի կիր):

Agnominátion էկնօմինէշըն գ. Յարանուանութիւն, նմանութիւն բառից ընդ միմեանս ըստ հնչմանն:

A'gnus-castus էկնըս-քէսթըս գ. Գոթեց ճանկ կամ զատեաց ճանկ (բոյս):

Agó էկօ մ. Յառաջ, յառաջքան, յորմէհետէ: Long ago, 'ի վաղուց, բազում ժամանակք են՝ յորմէհետէ: Some years ago, յառաջքան զամս ինչ:

Agóg էկօկ մ. Անձկանօք, տարփանօք, մեծաւ ցանկութեամբ:

Agóing էկօինկ մ. Ի շարժման, յընթացս, 'ի գնացս:

Agóne էկօն մ. Տես Ago.

A'gonism էկօնիզմ գ. Մարտ կամ մրցանք վասն յաղթանակի:

A'gonist կամ Agonístes էկօնիսթ կամ էկօնիսթիզ գ. Ագոնավար, ագոնիստայք, մարտադիր վասն յաղթանակի:

To A'gonize էկօնայզ բ. չ. Լինել 'ի հոգեվարս, յօրհաս մահու ժամանել. յոգիս տապաստան լինել, լինել 'ի տագնապի:

A'gony էկօնի գ. Օրհաս մահու, հոգեվարք. տագնապ:

Agóod էկուտ մ. Մտադիւր, հաճութբ:

To Agráce էկրէյս բ. ն. Շնորհս առնել (անսովոր):

Agrárian էկրէրիէն ած. Ագարակային (օրէնք առ Հռովմայեցիս):

To Agréase էկրիզ բ. ն. Օծանել ճարպով, աղտեղել:

To Agrée էկրի բ. չ. Միաբանիլ, միաբան լինել. հաճիլ, հաւանիլ, ընդունել. հաստատել 'ի միասին, դաշն դնել, իրաւախոհ լինել. սակ արկանել. ունել զնոյն կարծիս, լինել 'ի նոյն միտս. գործակից, ձեռնտու լինել. յարմարիլ, պատշաճիլ 'ի դէպ գալ, նման լինել:

To Agrée, բ. ն. Միաբանել, հաշտեցուցանել:

Agréeable էկրիէպըլ ած. Միաբան, յարմար, պատշաճ, վայելուչ. հաճոյ, հաճոյական, հաճելի, ընդունելի. բերկրական, զուարճալի:

Agréeableness էկրիէպլնէս գ. Միաբանութիւն, յարմարութիւն, վայելչութի, գեղեցկութիւն. հաճութիւն, զուարճութիւն, բերկրութիւն. նմանութիւն, հա-

ւասարութիւն, համեմատութիւն:

Agréeably էկրիէպլի մ. Յարմարութբ, վայելչութեամբ, 'ի դէպ, ըստ. հաճութեամբ, բերկրութեամբ:

Agréed էկրիտ ած. Միաբան հաւանութեամբ ընկալեալ կամ հաստատեալ:

Agréeingness էկրիյինկնէս գ. Միաբանութիւն, յարմարութիւն, վայելչութիւն:

Agréement էկրիմէնթ գ. Միաբանութի՛, յարմարութիւն, համեմատութիւն, նմանութիւն. դաշն, ուխտ, դաշնադրութիւն, սակարկութիւն:

A'griculture էկրիքըլչըր գ. Երկրագործութիւն, հողագործութիւն, մշակութիւն երկրի:

A'grimony էկրիմընի գ. Է տունկ ինչ:

Agróund էկրաունտ մ. Խրեալ յաւազուտըս կամ ընդ երկիր, ընկղմեալ:

A'gue էյկիու գ. Տենդ, սարսուռ:

A'gued էյկիուէտ ած. Ախտացեալ տենդիւ, սարսռագին:

A'gue-fit էյկիու-ֆիթ գ. Ըմբռնումն տենդի:

A'gue-tree էյկիու-թրի գ. Տես Sassafras.

A'guish էյկիուիշ ած. Նման տենդի, սարսռագին:

A'guishness էյկիուիշնէս գ. Նմանութիւն տենդի:

Ah! ա՛ մջ. Ա՜հ, ա՛հ, ա՜լ, վա՛յ, աւա՜ղ, եղո՛ւկ, վա՛յ:

Aha! Aha! ահա՛ մջ. Հա՛ հա՛, վա՛շ վա՛շ:

Ahéad էհէտ մ. Ի գլուխ, յառաջոյ. գըլխիվայր, գահավիժաբար:

Ahéight էհայթ մ. Ի վեր, 'ի բարձունս:

Ahouái էհուէյ գ. Է անուն թունաւոր ինչ տնկոյ:

To Aid էյտ բ, ն. Օգնել, օգնական լինել, 'ի թիկունս հասանել, ձեռնտու լինել, նըպաստ մատուցանել, օժանդակել, զօրացուցանել, զօրավիգն լինել:

Aid, գ, Օգնութիւն, օգնականութիւն, թիկունք, օժանդակութի՛, նպաստ, ձեռնտուութիւն. օգնական, օժանդակ, ձեռնտու, նպաստամատոյց:

Aídance էյտէնս գ. Օգնութիւն, նպաստ (սակաւ 'ի գործ ածի):

Aídant էյտէնթ ած. Օգնական, օժանդակ, ձեռնտու, նպաստամատոյց (ոչ է 'ի կիր):

A'ider էյտըր գ. Օգնական, օժանդակ, ձեռնտու, նպաստամատոյց, զօրավիգն:

Aídless էյտլէս ած. Անօգնական, առանց օգնականի, լքեալ, թողեալ:

A'iguilet էյկիուլէթ գ. Սուր ծայրք, մերջաւորք:

To Ail էյլ բ, ն. Վշտացուցանել, նեղել, տառապեցուցանել, չարչարել. շարժել, տալ պատճառս:

Ail, գ. Ախտ, ցաւ, հիւանդութիւն:

Aíling էյլին ած. Ախտագին, ցաւագին, վշտագին:

Aílment էյլմէնթ գ. Վիշտ, ցաւ, նեղութիւն, ախտ, ախտակրութիւն, հիւանդութիւն:

To Aim էյմ բ, չ. Ունել նպատակ առաջի, ուղղել. հայել, ձգել, բերել. գուշակել, ենթադատել:

To Aim բ, ն. Ուղղել 'ի նպատակն, գիտել:

Aim, գ. Ուղղութիւն 'ի նպատակն, գիտումն. նպատակ տեսութեան, նշան. նըպատակ, կէտ, վախճան, միտք, դիտաւորութիւն. գուշակութիւն, ենթադատուի:

Air էր գ. Օդ. շարժումն օդոյ, սիւդ. դոլորշի, շոգի, արտաշնչութիւն. օդ բացօթեայ. փուք որովայնի. լոյս, հրապարակումն. եղանակ երգոյ, հնչումն ձայնի. տաղ, երգ, բանաստեղծութիւն. երես, դէմք, կերպարան. տեսիլ, երևոյթ. եղանակ, ձև և շարժուած արուեստակեալ:

To Air, բ, ն. Բանալ կամ տալ հողմոյ, հողմահարել. օդ առնուլ, շնչել կամ փոխել զօդ:

A'irbladder էրպլէտըր գ. Մաշկ կա՛մ փամփուշտ օդալից:

A'irbuilt էրպիլթ ած. Օդաշէն, շինեալ կամ կառուցեալ յօդս:

A'irdrawn էրտրօն ած. Օդանկար, նկարեալ յօդս:

A'irer էրըր գ. Որ տարածէ յօդս, որ բանայ կամ տայ հողմոյ:

A'irhole էրհօլ գ. Օդամուտք, շնչամուտք, ծակ առ 'ի ընդունել զօդ:

A'iriness էրինէս գ. Արծարծումն, լուսաւորութիւն, պայծառութիւն, պարզութիւն:

A'iring էրին գ. Օդափոխութիւն, օդաշնչութիւն:

A'irless էրլէս ած. Անօդ, զուրկ յօդոյ, գիճին, խաւարչային:

A'irpump էրփըմփ գ. Օդահան կամ շնչելոյզ մեքենայ:

A'irshaft էրշէֆթ գ. Գնացք կամ անցք օդոյ 'ի մետաղս, և 'ի ստորերկրեայ վայրս:

A'iry էրի ած. Օդեղէն, բաղկացեալ յօդոյ. օդական, օդոյ. բարձրացեալ յօդս. օդաւոր, բացօթեայ, տարածեալ հողմոյ. թեթև, պարզ, նուրբ, անօսր, անմարմին. անհիմն, անհաստատ, ունայն, ընդունայն. կայտառ, զուարթ, ուրախամիտ, զուարճացեալ:

Aisle այլ գ. Անցք 'ի մէջ եկեղեցւոյ, և կամ թևք դասու եկեղեցւոյն:

Ait էյթ գ. Կղզեակ 'ի մէջ գետոյ։

To Ake էյք բ, չ. Ախտանալ, ցաւիլ, վշտանալ, ունել ցաւ։

Akín էքին ած. Ազգական, արեանառու, մերձաւոր. ազգակից, համասեռ. համաբուն։

Al, Ald, Մասնիկք 'ի սկզբան բառից՝ նշանակեն ancient, հին, վաղեմի։

A'labaster էլէպէսթըր գ. Ալաբաստր, շիշ։

A'labaster, ած. Շինեալ յալաբաստրէ, շիշեղէն։

Aláck! էլէք ձյ. Աւաղ, վայ, եղուկ, ոհ։

Aláckaday ! էլէքէտէյ ձյ. Վայ, աւաղ, եղուկ (աւաղ աւուրս)։

Alácriously էլէքրիըսլի մ. Ուրախութբ, զուարթութեամբ, զուարթագին, յօժարամիտ։

Alácrity էլէքրիթի գ. Ուրախութիւն, զուարթութիւն, յօժարամտութիւն։

Alamóde էլէմօտ մ. Ըստ արդի կամ ըստ նոր սովորութեան։

Alánd էլէնտ մ. Ի ցամաք, 'ի վերայ ցամաքի կամ երկրի։

Alárm էլարմ գ. Աղաղակ, ձայն աղաղակի կամ խռովութեան. աղմուկ, խռովութիւն, շփոթ։

To Alárm, բ, ն. Աղաղակել, ձայն տալ զօրաց. խռովել, խռովեցուցանել, ամբոխել, աղմկել, շփոթել. երկեցուցանել, պակուցանել, ահ արկանել։

Alármbell էլարմպէլ գ. Հնչիւն զանգակի վասն գալստեան թշնամեաց։

Alárming էլարմինկ ած. Զարհուրեցուցիչ, պակուցանող, պակուցանողական, ահարկու, խռովեցուցիչ, տագնապիչ։

Alármpost էլարմփօսթ գ. Տեղի սահմանեալ կալոյ 'ի ժամանակի խռովութեան։

Alárum էլարմ գ. Տես Alarm.

Alás ! էլէս ձյ. Ո՛հ, աւաղ, վայ, եղուկ, վա՛շ, ո՛վ։

Aláte էլէյթ մ. Նորոգ, սակաւ մի յառաջ, ոչ բազում ժամանակք են։

Alb էլպ գ. Շապիկ եկեղեցական։

Albéit օլպիյթ մ. Թէև, թէպէտև, թէպէտ, սակայն, սակայն և այնպէս։

Albugíneous էլպիուձինիըս ած. Որ ունի զնմանութիւն սպիտակուցի ձուոյ։

Albúgo էլպիուկօ գ. Լուսն գոյացեալ յաչս։

A'lcahest էլքէհէսթ գ. Բոյքայից կամ լուծանողական ոգի ինչ։

Alcáid էլքէյտ գ. Պահնակ ամրոցի, բերդակալ. դատաւոր քաղաքի։

Alcánna էլքէննէ գ. Արմատ բուսոյ եգիպտական կարմրակերպ։

Alchy'mical էլքիմիքէլ ած. Ալքիմիական, ալքիմիայի։

Alchy'mically էլքիմիքէլլի մ. Ալքիմիապէս, իբրև ալքիմիագէտ։

Alchy'mist էլքիմիսթ կամ էլքիմիսթ գ. Ալքիմիագէտ, գիտակ ալքիմիական արուեստի կամ ալքիմիայի։

A'lchymy էլքիմի գ. Ալքիմիա, բարձրագոյն քիմիա. հրահալելի ինչ բաղադրեալ։

A'lcohol էլքօհօլ գ. Զտեալ ոգի գինւոյ։

Alcoholizátion էլքօհօլիզէյշըն գ. Զտումն ոգւոյ գինւոյ։

To A'lcoholize էլքօհօլայզ բ, ն. Զտել զոգին գինւոյ։

A'lcoran էլքօրէն գ. Կուրան, գիրք օրինացն Մահմետի։

A'lcove էլքօվ գ. Առանձին խորշ անկողնոյ 'ի սենեկի։

A'lder օլտըր գ. Բեղի (ծառ)։

Alderliévest օլտըրլիվըսթ ած. Ամենասիրելի, յոյժ սիրելի։

A'lderman օլտըրմէն գ. Անդամ ծերակուտի, սինկլիտոս, խորհրդական ատեանի, ատենակալ. քաղաքապետ, դատաւոր։

A'ldermanly օլտըրմէնլի մ. Իբրև խորհրդական կամ դատաւոր։

A'ldern օլտէրն ած. Շինեալ 'ի բեղի ծառոյ։

Ale էյլ գ. Տեսակ ինչ գարեջրոյ. խնջոյք ուրախութեան 'ի գիւղօրէս։

A'leberry էյլպէրրի գ. Ըմպելի ինչ բաղադրութեամբ կազմեալ։

A'lebrewer էյլպրուըր գ. Որ յօրինէ ըզգարեջուր։

A'leconner էյլքօննըր գ. Դատաւոր քննիչ չափու գարեջրոյ 'ի կապելիսն Լոնդոնի։

A'lecost էյլքօսթ գ. Է խոտ ինչ։

A'legar էլիկըր գ. Թթու գարեջուր։

A'lehoop էյլհուփ գ. Բաղեղն վայրենի։

A'lehouse էյլհաուս գ. Տուն վաճառոյ գարեջրոյ։

A'lehousekeeper էյլհաուսքիփըր գ. Տէր տան վաճառոյ գարեջրոյ, վաճառական գարեջրոյ։

A'leknight էյլնայթ գ. Ընկեր գինարբուաց, գինարբու (ոչ է 'ի կիր)։

Alémbick էլէմպիք գ. Թորանոց, ցքահան գործի։

Aléngth էլէնկթհ մ. Ընդ երկայն, ձգեալ ընդ երկայն։

Alért էլէրթ ած. Արթուն, զգաստ. խեռ, սրամբակ, ապառում։

Alértness էլէրթնէս գ. Զգաստութիւն. խեռութիւն, սրամբակութիւն։

A'lewashed էյլուօշտ ած. Ընկղմեալ կամ ողողեալ 'ի գարեջուր։

A'lewife էյըլուայֆ գ. Կին՝ որ վաճառէ 'ի տան իւրում զգարեջուր:

A'lexánder էլէկզէնտըր գ. Ձիալախուր (բոյս):

Alexándrine էլէկզէնտրին գ. Աղեքսանդրեան (երկոտասանոտնեան ոտանաւոր):

Alexiphármick էլէքսիֆարմիք ած. Թունադեղ, անդեղեայ, դեղթափ:

Alexitérical կամ Alexitérick էլէքսիտէրիքէլ, էլէքսիտէրիք ած. Որ փարատէ ըզթոյն, ջերմահալած:

A'lgates օլկէյթս մ. Որով և իցէ ճանապարհաւ (անսովոր):

A'lgebra էլճիպրէ գ. Ալկեբրա կամ ալճեբրա, գրահաշիւ:

Algebráical կամ Algebráik էլճիպրէյքէլ, էլճիպրէյիք ած. Ալճեբրային, ըստ օրինաց գրահաշուի:

Algebráist էլճիպրէյիսթ գ. Հմուտ գրահաշուի:

A'lgid էլճիտ ած. Ցուրտ, սառուցեալ:

Algídity էլճիտիթի գ. Ցրտութիւն:

Algífick էլճիֆիք ած. Ցրտացուցիչ, ցըրտաբեր:

A'lgor էլկօր գ. Սաստիկ ցրտութիւն, սառոյց:

A'lgorism կամ A'lgorithm էլկօրիզմ, էլկօրիթհմ գ. Գիտութիւն թուոց կամ թուաբանական և գրահաշիւ գործողութեանց:

A'lias էյլիէս մ. Այլազգ, կամ (բառ լատին):

A'lien էյլիէն ած. Օտար, օտարական, օտարացեալ, հեռի, արտաքոյ, հակառակ, այլազգի:

A'lien, գ. Օտար, օտարական, օտարածին, եկ, պանդուխտ:

To A'lien, բ, ն. Օտարացուցանել, վաճառել, տալ այլում. հեռացուցանել, դարձուցանել, չքել, խոտորեցուցանել:

A'lienable էյլիէնէպլ ած. Օտարացուցանելի, զոր մարթ է օտարացուցանել կամ վաճառել:

To A'lienate էյլիէնէյթ բ, ն. Օտարացուցանել, վաճառել, տալ այլում. հեռացուցանել, դարձուցանել, խոտորեցուցանել:

A'lienate, ած. Օտար, հեռի, օտարացեալ, խոտորեալ:

Alienátion էյլիէնէյշըն գ. Օտարացումն, վաճառումն, փոխանցումն. հեռացումն, խոտորումն, թիւրութիւն:

To Alíght էլայթ բ, չ. Իջանել, հանգչել, նստիլ, կալ. անկանիլ 'ի վերայ:

Alíke էլայք մ. Նոյնպէս, նմանապէս, նոյնօրինակ, ըստ նմին օրինակի, համգոյն նմին, միօրինակ, նմանօրինակ:

A'liment էլիմէնթ գ. Սնունդ, կերակուր, դարման կենաց:

Aliméntal էլիմէնթէլ ած. Սննդական, սնուցիչ, տածողական, որ դարմանէ:

Aliméntariness էլիմէնթէրինէս գ. Սննդականութիւն, տածողականութիւն:

Aliméntary էլիմէնթէրի ած. Սննդական, սննդեան, կերակրոյ. տածողական, սնուցիչ:

Alimentátion էլիմէնթէյշըն գ. Սնունդ, տածումն, դարման:

Alimónious էլիմօնիըս ած. Սննդական, սննդարար:

A'limony էլիմընի գ. Թոշակ՝ զոր տայ այրն ըստ օրինաց՝ կնոջն բաժանելոյ յիւրմէ:

A'liquant էլիքուընթ ած. Որչափական (մասն թուոյ, որ բազմապատկեալ՝ ոչ ճիշդ չափէ զնոյն):

A'liquot էլիքուօթ ած. Բանականական (մասըն թուոյ, որ բազմապատկեալ՝ ճիշդ չափէ զնոյն):

A'lish էյլիշ ած. Համգոյն կամ նման գարեջրոյ:

Alíve էլայվ ած. Կենդանի, ողջ. կենդանւոյն. առողջ, ամբողջ. վառ, անշէջ. աշխոյժ, կայտառ, զուարթ. համբուն, բովանդակ:

A'lkahest էլքէհէսթ գ. Նոյն է ընդ բառիս Alcahest.

Alkaléscent էլքէլէսսէնթ ած. Որ մասնչի յալքալի, որ է իբրև զալքալի:

A'lkali էլքէլի գ. Ալքալի կամ աղքալի:

A'lkaline էլքէլին ած. Ալքալեան, իբրև զալքալի:

To Alkálizate էլքէլիզէյթ բ, ն. Ալքալիացուցանել, ալքալեան գործել:

Alkálizate, ած. Ալքալիացեալ, որ ունի զյատկութիւն ալքալւոյ:

Alkalizátion էլքէլիզէյշըն գ. Ալքալիացուցումն:

A'lkanet էլքէնէթ գ. Ազգ եղնալեզուի կամ ծծմոր բուսոյ:

Alkekéngi էլքիքէնճի գ. Է անուն ծառոյ, և պտղոյ նորա՝ որ մտանէ 'ի դեղորայս:

Alkérmes էլքէրմիզ գ. Դեղ 'ի կարմրաժեռ բուսոյ:

All օլ ած. Ամենայն, բոլոր, բովանդակ, ողջոյն, համակ, համօրէն:

All, գ. Ամենայնն, բովանդակն, բոլորն. ամենայն ինչ:

All, մ. Ամենևին, բոլորովին, ողջոյն, բովանդակ:

All ստէպ մտանէ 'ի բաղադրութիւնս բառից:

All-béaring օլպէյրինկ ած. Ամենածին, համայնաբեր:

All-chíering օլ-չիրինկ ած. Ամենազուարճ, որ ուրախ առնէ զամենեսին, ամենուրախարար:

All-cónquering օլ-քօնքըրինկ ած. Ամենայաղթ, ամենակալ, որ տիրէ 'ի վերայ ամենեցուն:

All-devóuring օլ-տիվօուրինկ ած. Ամենածախ, ամենակեր, որ ուտէ կամ մաշէ զամենայն ինչ:

All-fours օլ-ֆօրզ գ. Համայն չորս կամ չորք ոզջոյն (է խաղ ինչ թղթոյ):

All-hail օլ-հէյլ գ. Ողջոյն համայն, ողջոյն ամենեցուն. ողջ լերուք:

All-hálow կամ All-hállows օլ-հէլօ, օլ-հէլօզ գ. Ամենայն սուրբք, տօն ամենայն սրբոց:

All-hállown օլ-հէլլըն ած. Ամենայն սրբոց, որ հայի 'ի ժամանակն տօնի ամենայն սրբոց:

All-hállowtide օլ-հէլօթայտ գ. Ժամանակ տօնի ամենայն սրբոց, սկիզբն նոյեմբեր ամսոյ:

All-heal օլ-հիլ գ. Ամենաբոյժ (սպեղանի):

All-júdging օլ-ճըճինկ ած. Ամենադատաւոր, դատաւոր ամենեցուն, որ դատի զամենայն:

All-knówing օլ-նօյինկ ած. Ամենագէտ, ամենիմաստ, գիտակ ամենայնի:

All-pówerful օլ-փօուըրֆուլ ած. Ամենազօր, ամենակալ, ամենակարող, կարող ամենայնի, ամենահզօր:

All Sáints day օլ սէյնթզ տէյ գ. Օր տօնի ամենայն Սրբոց, առաջին օր կամ սկիզբն նոյեմբերի:

All-séeing օլ-սիյինկ ած. Ամենատես, ամենահայեաց, տեսող ամենայնի:

All souls day օլ սօլզ տէյ գ. Օր յիշատակի համօրէն ննջեցելոց, երկրորդ օր նոյեմբեր ամսոյ:

All-suffícient օլ-սըֆիշընթ ած. Ամենաբաւական, ամենազօր:

All-wise օլ-ուայզ ած. Ամենիմաստ, ամենիմաստուն:

Allantóis էլլէնթօյիզ գ. Մզնատեսակ կամ մզանք (մաշկ ընդ որ անցանէ մէզն):

To Alláy էլլէյ բ, ն. Բաղադրել, խառնել (զհրահալելիս): Տես Alloy. խառնել, մեղմել խառնութեամբ. մեղմել, ճնշել. հանդարտեցուցանել, խաղաղացուցանել, միաբանել:

Alláy, գ. Բաղադրութիւն կամ խառնուրդ հրահալելեաց. խառնութիւն, խառնուրդ, միաբանութիւն:

Alláyer էլլէյըր գ. Բաղադրիչ, որ խառնէ կամ բաղադրէ:

Allay'ment էլլէյմէնթ գ. Բաղադրութի, խառնումն. թեթեւութիւն, մեղմումն:

Allegátion էլլիկէշըն գ. Ցուցումն, վկայութիւն, հաստատութիւն. արդարացուցումն, ջատագովութիւն:

To Allége էլլէճ բ, ն. Յառաջ բերել, կոչել 'ի վկայութիւն, ցուցանել, հաստատել, պնդել. առնուլ 'ի ջատագովութիւն անձին:

Allégeable էլլէճէպլ ած. Զոր մարթ է յառաջ բերել կամ ցուցանել ընդդէմ:

Allégement էլլէճմէնթ գ. Նոյն է ընդ բառիս Allegation.

Alléger էլլէճըր գ. Որ յառաջ բերէ 'ի վկայութիւն կամ ցուցանէ, հաստատիչ:

Allégiance էլլիճէնս գ. Պարտաւորութիւն հպատակաց առ տէրութիւնն, հնազանդութիւն, հպատակութիւն, հարկ ծառայութեան, մտերմութիւն:

Allégiant էլլիճէնթ ած. Հաւատարիմ, անկեղծ, մտերիմ, ըստ արժանեաց հպատակութեան:

Allegórical կամ Allegórick էլլիկօրիքէլ, էլլիկօրիք ած. Այլաբանական:

Allegórically էլլիկօրիքէլլի մ. Այլաբանօրէն:

To A'llegorize էլլիկօրայզ բ, ն. Այլաբանել, մեկնել այլաբանօրէն, առնուլ յայլաբանական միտս:

A'llegory էլլիկօրի գ. Այլաբանութիւն, այլաբանական իմաստք կամ միտք:

Allégro էլլիկրօ գ. Զուարթ (ըստ երաժըշտաց):

Allelújah էլլիլուեա գ. Ալէլուիա (գովեցէք զՏէր՝ ըստ Եբրայեցւոց):

To Alléviate էլլիվիէյթ բ, ն. Թեթեւացուցանել, բառնալ, մեղմել, զիջել, ամոքել:

Alleviátion էլլիվիէշըն գ. Թեթեւութի, նուազութիւն. հանգիստ, զիջութիւն:

A'lley էլլի գ. Ճանապարհ գնալի կամ ճեմելի 'ի պարտիզի. նրբափողոց, անձուկ ճանապարհ, շաւիղ, անցք, գնացք:

Allíance էլլայէնս գ. Դաշնակցութիւն, դաշնաւորութիւն, նիզակակցութիւն. խնամութիւն, ազգակցութիւն, մերձաւորութիւն արեան. դաշնակիցք, դաշնաւորք, նիզակակիցք. ազգակիցք, մերձաւորք, արեանառուք:

Allíciency էլլիշիէնսի գ. Զգողութիւն, քարշումն, առ ինքն յանկուցումն:

To A'lligate էլլիկէյթ բ, ն. Կապել, յօդել, միաւորել:

Alligátion էլլիկէշըն գ. Կապ, կապակցութիւն, յօդ, միաւորութիւն. յարակցութիւն կամ կանոն խառնելոյ (ըստ թըւաբանից):

Alligátor էլլիկէյթըր գ. Տիմսահ, կոկորդիլոս:

A'lligature էլլիկէչուր գ. Կապ, կապակցութիւն, միաւորութիւն:

Allísion էլլիժըն գ. Բաղխումն:

Allocátion էլլօքէյշըն գ. Առընթեր դրութիւն. ընդունելութիւն 'ի հաշիւ, յաւելուած հաշուի:

Allocútion էլլօքիուշըն գ. Բանասացութիւն, բանք կամ խօսք առ ոք:

Allódial էլլօտիէլ ած. Ազատական (կալուածք):

Allódium էլլօտիըմ գ. Ազատական կալուածք:

Allónge էլլընճ գ. Ձգումն կամ երկայնումն սրոյ ('ի սրախաղութեան). Թուլացուցումն, երկայնումն կամ արձակումն (Երասանի):

To Allóo էլլու բ, ն. Ձայն տալ շան, գրգռել զշունն:

A'lloquy էլլօքուի գ. Բանասացութիւն, զրոյց, խօսակցութիւն, բանք կամ խօսք առ կամ ընդ ումեք:

To Allót էլլօթ բ, ն. Վիճակաւ բաշխել. տալ, շնորհել. բաշխել, բաժանել:

Allótment էլլօթմընթ գ. Վիճակ, մասն, բաժին, ժառանգութիւն:

Allóttery էլլօթթըրի գ. Վիճակ, բաժին, մասն ժառանգութեան հասեալ:

To Allów էլլաու բ, ն. Ընդունել, հաճիլ, հաւանիլ, առնուլ յանձն. արդարացուցանել, իրաւունս համարել. շնորհել, տեղի տալ, անսալ. թոյլ տալ, թողուլ. հաստատել, վճռել. տալ, հատուցանել, վճարել. կարգել, սահմանել, դնել:

Allówable էլլաուէպըլ ած. Ընդունելի, հաւանական. թոյլ տուեալ, օրինաւոր, արդարացի, իրաւացի:

Allówableness էլլաուէպըլնէս գ. Ընդունելութիւն. իրաւունք, օրինաւորութի:

Allówance էլլաուէնս գ. Ընդունելութիւն. հաստատութիւն, հեղինակութիւն, թոյլտուութիւն, հաւանութիւն. կարգ, սահման, կանոն. զիջումն, ներումն. կարծիք, յարգ, համարումն, համբաւ:

Allóy էլլօյ գ. Տես Allay. Մետաղ անազնիւ խառնեալ 'ի դրամս. խառնուրդ, նուաղութիւն, ցածութիւն:

To Allúde էլլիուտ բ, չ. Ակնարկել, նշանակել, ցուցանել:

Allúminor էլլիումինըր գ. Որ գունագեղ նկարէ 'ի վերայ թղթոյ կամ մագաղաթի, ծաղկող, ծաղկանկար:

To Allúre էլլիուր բ, ն. Հրապուրել, որսալ, ձգել, յանկուցանել:

Allúre, գ. Հրապոյրք, որս:

Allúrement էլլիուրմընթ գ. Հրապոյրք, գրգիռ, քաղցրաբանութիւն:

Allúrer էլլիուրըր գ. Հրապուրիչ, որսացող:

Allúringly էլլիուրինկլի մ. Հրապուրանօք:

Allúringness էլլիուրինկնէս գ. Հրապուրանք, գրգիռ:

Allúsion էլլիուժըն գ. Ակնարկութիւն, ըսելեայն նշանակութիւն:

Allúsive էլլիուսիվ ած. Ակնարկող, որ ակնարկէ կամ ըսելեայն նշանակէ:

Allúsively էլլիուսիվլի մ. Ակնարկութեամբ ինն, ըսելեայն նշանակութեամբ:

Allúsiveness էլլիուսիվնէս գ. Լինելն ակնարկող, ակնարկութիւն:

Allúvion էլլիուվիըն գ. Հոսանք, հեղեղք. հեղեղատ. աճումն, յաւելուած:

To Ally' էլլայ բ, ն. Միաբանել, կապել, յօդել, կցել:

Ally', գ. Միաբանեալ, դաշնակից, ազգակից, կապեալ ընդ, կից, ընկեր:

Almacánter էլմէքէնթըր գ. Բոլորակ զուգահեռական 'ի հորիզոն անդր:

Almácanter's staff էլմէքէնթըրզսթէֆ գ. Է գործիք ինչ աստեղաբաշխական:

A'lmanach օլմընէք գ. Օրացոյց, ցուցակ աւուրց ամսոյ, ցուցակ եղանակաց տարւոյն:

A'lmandine էլմէնտայն գ. Կարկեհան:

Almíghtiness օլմայթինէս գ. Ամենակարողութիւն, ամենակալ կամ ամենաբաւական զօրութիւն:

Almíghty օլմայթի ած. Ամենակարող, ամենակալ, ամենազօր:

A'lmond ամընտ գ. Նուշ:

A'lmond tree ամընտ թրի գ. Նշենի:

A'lmonds of the throat կամ Tonsils, և կամ Almonds of the ears, գ. Խնծորք կամ մասունք օրկորոյ:

A'lmond-furnace, գ. Բովք ինչ հրահալելեաց:

A'lmoner ամօնըր գ. Պաշտօնեայ կարգեալ առ 'ի բաշխել զտուրս կամ զողորմութիւնս, ողորմաբաշխ:

A'lmonry ամընրի գ. Ապարանք պաշտօնէի ողորմութեան, կամ տեղի՝ ուր բաշխին տուրք ողորմութեան:

Almóst օլմօսթ կամ օլմօսթ մ. Ապաքէն, գրեթէ:

Alms ամզ գ. Ողորմութիւնք, տուրք ողորմութեան (անեղական):

A'lms-basket ամզ-պէսքէթ գ. Տապաղան կամ զամբիւղ սրոց ողորմութեան:

A'lms-deed ամզ-տիտ գ. Գործք, պարգեւք կամ տուրք ողորմութեան:

A'lms-giver ամզ-կիվըր գ. Ողորմած, որ տայ ողորմութիւնս:

A'lmshouse ա՛մզ հաուս գ. Տուն ողորմութեան, աղքատանոց:

A'lmsman ա՛մզ մէն գ. Որ կեայ ողորմութեամբ, մուրացիկ, աղքատ:

A'lmug-tree է՛լմըկ-թրի գ. Եղևնափայտ կամ փայտ եղևնեայ՝ (ըստ աստուածաշունչ գրոց):

A'lnage է՛լնէճ գ. Կանգնաչափութիւն:

A'lnager է՛լնէճըր գ. Պաշտօնեայ որ կարգեալ է 'ի չափել զկտաւս կամ զագանելիս՝ 'ի ձեռն կանգնոյ, կանգնաչափ պաշտօնեայ:

A'lnight օ՛լնայթ գ. Ամենագիշեր, (մոմ հաստ և կարճ նուրբ պատրուգաւ, զոր վառեն զգիշերն ամենայն):

A'loes է՛լօզ գ. Հալուէ (անուն փայտի, ծառոյ, և բժշկական ինչ աւշկի):

Aloétical էլօէ՛թիքէլ ած. Հալուէական, յօրինեալ հալուէիւ:

Alóft էլօ՛ֆթ մ. Ի վեր, 'ի բարձունս, յօդս:

Alóft, նխ. Ի վեր քան, 'ի վերոյ քան:

A'logy է՛լօճի գ. Անբանութիւն, անհանճարութիւն, անտեղութիւն:

Alóne էլօ՛ն ած. Միայն, միայնակ, առանձին:

Alóng էլօ՛նկ մ. Ընդ երկայն, ընդ երկայնութիւն. ընդ մէջ, ընդ. ո՛ն, ո՛ն անդր: All along, ընդ ամենայն: Along with, ընդ, 'ի միասին: Come along, ո՛ն եկայք, հա՛պա, ո՛ն անդր:

Alóngst էլօ՛նկսթ մ. Ընդ երկայնութիւն:

Alóof էլու՛ֆ մ. Հեռի, հեռագոյն, բացագոյն, 'ի բացուստ, 'ի բացեայ, մեկուսի:

Alóud էլա՛ուտ մ. Ի ձայն մեծ, աղաղակաւ, մեծաձայն հնչմամբ, շառաչմամբ, գոռալով, ուժգին, բարձրաձայն:

Alów էլօ՛ մ. Ի վայր, 'ի խոնարհ, 'ի ըստորինս:

A'lpha է՛լֆէ գ. Ալփա (առաջին տառ այփաբետացն Յունաց):

A'lphabet է՛լֆէպէթ գ. Այբուբենք, այբենբենք, ալփաբետք, տառք, գիրք:

Alphabétical էլֆէպէ՛թիքէլ ած. Այբուբենական, ըստ կարգի այբեբենից կամ ալփաբետաց:

Alphabétically էլֆէպէ՛թիքէլլի մ. Այբուբենական կարգաւ, ըստ կարգի ալփաբետաց:

Alréady օլրէ՛տի մ. Արդէն, այժմէն, առաջքէն, յառաջագոյն, կանխաւ, երբեմն:

Als օլս մ. Տես Also.

A'lso օ՛լսօ մ. Սոյնպէս, նոյնպէս, ևս:

A'ltar օ՛լթըր գ. Սեղան, խորան, բագին:

A'ltarage օ՛լթըրէճ գ. Վայելք կամ տուրք քահանայի 'ի սեղանոյ անտի:

A'ltar-cloth օ՛լթըր-քլօթհ գ. Սփռոց, ծածկոյթ կամ սպասք սեղանոյն:

To A'lter օ՛լթըր բ, ն. Այլայլել, փոփոխել, շրջել:

To A'lter, բ, չ. Այլայլիլ, փոփոխիլ, փոխիլ յայլ:

A'lterable օ՛լթըրէպլ ած. Այլայլելի, փոփոխելի:

A'lterableness օ՛լթըրէպլնէս գ. Այլայլութիւն, փոփոխութիւն, փոփոխականութիւն, յեղաշրջութիւն:

A'lterably օ՛լթըրէպլի ած. Այլայլութը իմն, փոփոխելի իմն օրինակաւ:

A'lterant օ՛լթըրէնթ ած. Այլայլիչ, փոփոխիչ, փոփոխական:

Alterátion օլթըրէ՛շըն գ. Այլայլութիւն, փոփոխութիւն, փոփոխումն:

A'lterative օ՛լթըրէթիվ ած. Այլայլիչ, դարձուցիչ կամ յեղաշրջող (դեղ):

Altercátion էլթըրքէ՛շըն գ. Գժտութիւն, կագ, կռիւ, վէճ, վիճաբանութիւն, հակառակութիւն:

Altérn էլթէ՛րն ած. Փոփոխ, փոփոխակի:

Altérnacy էլթէ՛րնէսի գ. Փոփոխութիւն, փոխանակութիւն:

Altérnate էլթէ՛րնէյթ ած. Փոփոխ, փոխադարձ, փոփոխակի:

Altérnate, գ. Փոփոխութիւն, յաջորդութիւն, փոխանակութիւն:

To Altérnate, բ, ն. Փոխանակել, փոփոխել, փոխել:

Altérnately էլթէ՛րնէյթլի մ. Փոփոխ, փոփոխակի, փոխանակաւ, կարգաւ, զկնի միմեանց:

Altérnateness էլթէ՛րնէյթնէս գ. Փոխանակութիւն, փոփոխութիւն:

Alternátion էլթըրնէ՛շըն գ. Փոփոխութի՛, փոխանակութիւն, դարձ, շրջան, յաջորդութիւն:

Altérnative էլթէ՛րնէթիվ գ. Փոխանակ, ընտրութիւն միոյ յերկուց փոխանակաւ:

Altérnatively էլթէ՛րնէթիվլի մ. Փոխանակաւ, փոփոխակի:

Altérnativeness էլթէ՛րնէթիվնէս գ. Փոխանակութիւն, փոխադարձ:

Altérnity էլթէ՛րնիթի գ. Փոխանակութի՛, փոփոխութիւն, յաջորդութիւն, կարգ, շրջան:

Althóugh օլթհօ՛ շ. Թէ և, թէպէտ և:

Altíloquence էլթի՛լօքուէնս գ. Բարձրաբանութիւն, պերճաբանութիւն, մեծաբանութիւն:

Altímetry էլթի՛միթրի գ. Բարձրաչափութիւն:

Altísonant էլթի՛սօնէնթ ած. Բարձրաձայն, բարձրաբարբառ, բարձրահնչիւն:

A'ltitude էլթիթիուտ գ. Բարձրութիւն. ծագ, կատար, գագաթն:

A'ltogether օլթուկէթհըր մ. Ի միասին, համանգամայն, միանգամայն, բոլորովին, ողջոյն, ամենեքեան առ հասարակ:

A'ludel էլիուտէլ գ. Անշաղախ (է անուն քիմիական անօթոյ):

A'lum էլըմ գ. Պաղեղ:

A'lum-stone էլըմ-ըսթօն գ. Պաղեղաքար (է գաճ պաղեղի՝ զոր 'ի կեր առնուն վիրաբուժք):

Alúminous էլիումինըս ած. Պաղեղային, պաղեղական:

A'lways օլուէյզ մ. Միշտ, հանապազ, ցանգ, յարաժամ:

Am էմ Եմ (առաջին դէմք սահմանական բայիս to be, էլ կամ ըլլել):

Amabílity էմէպիլիթի գ. Սիրելութիւն, համոյականութիւն:

Amadétto կամ Amadót էմէտէթթօ, էմէտօթ գ. Տեսակ մի տանձի:

Amáin էմէյն մ. Ուժգնութեամբ, սաստկութեամբ, սաստիկ իմն, անհնարինս:

Amálgam կամ Amálgama էմէլկէմ, էմէլկէմէ գ. Խառնուրդ, բաղադրութիւն հրահալելեաց:

To Amálgamate էմէլկէմէյթ բ, ն. Բաղադրել զհրահալելիս. զանգել, բաղադրել:

Amalgamátion էմէլկէմէշըն գ. Բաղադրութիւն, խառնումն, զանգուած հրահալելեաց ընդ միմեանս:

Amandátion էմէնտէշըն գ. Առաքումն 'ի պատգամաւորութիւն, պատգամաւորութիւն, հրեշտակութիւն:

Amanuénsis էմէնիուէնսիս գ. Գրիչ, գրագիր, քարտուղար:

A'maranth էմէրէնթհ գ. Անթառամ ծաղիկ:

Amaránthine էմէրէնթհին ած. Անթառամ ծաղկի:

Amáritude էմէրիթիուտ գ. Դառնութիւն, լեղիութիւն, ժանտութիւն:

Amásment էմէսմէնթ գ. Կուտակութիւն, շեղջ, հաւաքումն, կոյտ, դէզ, կարկառ:

To Amáss էմէս բ, ն. Կուտել, շեղջակուտել, դիզել, հաւաքել, բարդել:

To Amáte էմէյթ բ, ն. Զարհուրեցուցանել, ահաբեկ առնել (է բառ վաղեմի):

A'mateur էմէթիուր գ. Սիրող, ուսումնասէր:

Amátorial էմէթօրիէլ ած. Սիրոյ:

A'matory էմէթըրի ած. Սիրոյ, սիրահարական (սակաւ 'ի գործ ածի):

Amaurósis էմօրօսիս գ. Շլացութիւն կամ մթագնութիւն աչաց:

To Amáze էմէյզ բ, ն. Ապշեցուցանել, շուարեցուցանել, հիացուցանել, յապշութիւն կամ յապուշ կրթել, խռովեցուցանել, պակուցանել:

Amáze, գ. Ապշութիւն, հիացումն, զարմանք, սոսկումն:

Amázedly էմէյզէտլի մ. Յապուշ կրթեալ, շուարեալ, ապշութեամբ, զարհուրագին, հիացմամբ, դողութեամբ:

Amázedness էմէյզէտնէս գ. Ապշութիւն, հիացումն, զարմանք, սոսկումն:

Amázement էմէյզմէնթ գ. Սոսկումն, զարհուրումն, դողումն, ահ, երկիւղ անհնարին, տագնապ. ապշութիւն, զարմանք, հիացումն:

Amázing էմէյզին ած. Ահագին, սոսկալի, հիացման արժանի, հիաքանչ:

Amázingly էմէյզինկլի մ. Ահագին իմն, ահագինս, սաստիկ իմն, յանհնարինս:

A'mazon էմէզօն գ. Ամազոն, միաստինի. կին քաջ:

Ambáges էմպէյճէզ գ. Շրջաբանութիւն, մանուածք բանից:

Ambassáde էմպէսսէյտ գ. Դեսպանութիւն, հրեշտակութիւն (ոչ է 'ի կիր):

Ambássadour էմպէսսէտըր գ. Դեսպան, հրեշտակ, պատգամաւոր:

Ambássadress էմպէսսէտրէս գ. Դեսպանուհի, կին դեսպանի կամ պատգամաւորի:

A'mbassage էմպէսսէյճ գ. Դեսպանութիւն, հրեշտակութիւն, պատգամաւորութիւն: [ակն:

A'mber էմպըր գ. Սաթ, բաղմադունի

A'mber, ած. Յօրինեալ 'ի սաթէ:

A'mber-drink էմպըր-տրինք գ. Ըմպելիք 'ի գոյն սաթի:

A'mbergris էմպըրկրիս գ. Սաթ գորշ, կամ մոխրագոյն (նիւթ անուշահոտ):

A'mber-seed էմպըր-սիտ գ. Սերմն սաթի (ունի զնմանութիւն կորեկի):

A'mber-tree էմպըր-թրի գ. Սաթենի (ծառ Բարեյուսոյ):

Ambidéxter էմպիտէքսթըր գ. Այր յերկոցունց ձեռաց յաջողակ. երկակողմեան:

Ambidextérity էմպիտէքսթէրիթի գ. Յերկոցունց ձեռաց յաջողակութիւն, երկակողմնութիւն:

Ambidéxtrous էմպիտէքսթրըս ած. Յերկոցունց ձեռաց յաջողակ. երկակողմեան:

Ambidéxtrousness էմպիտէքսթրըսնէս գ. Յերկոցունց ձեռաց յաջողակութիւն, ճարտարութիւն:

A'mbient էմպիէնթ ած. Շրջապատող, պարունակող, որ ունի շուրջ պատեալ:

A'mbigu էմպիկիու գ. Ճաշ կամ սեղան՝ յորում խառն կամ միանգամայն դնին անսակք կերակրոյն:

Ambigúity էմպիկիւիթի գ. Երկդիմութիւն, հոմանունութիւն։

Ambíguous էմպիկիւըս ած. Երկդիմի, երկբայական, հոմանուն։

Ambíguously էմպիկիւըսլի մ. Երկդիմի, երկդիմութեամբ, հոմանունութբ, երկբայաբար, երկբայական իմն օրինակաւ։

Ambíguousness էմպիկիւըսնէս գ. Երկդիմութիւն, երկբայութիւն, հոմանունութիւն։

Ambílogy էմպիլօճի գ. Երկբանութիւն, երկդիմութիւն բանից։

Ambíloquous էմպիլօքուըս ած. Երկբան, երկխօս, որ խօսի երկդիմի։

A'mbit էմպիթ գ. Շրջապատ։

Ambítion էմպիշըն գ. Փառասիրութիւն, պատուասիրութիւն, իշխանասիրութիւն, ցանկութիւն փառաց և պատուոյ։

Ambítious էմպիշըս ած. Փառասէր, պատուամոլ, գահասէր, ցանկասէր, հետամուտ փառաց կամ մեծութեան։

Ambítiously էմպիշըսլի մ. Փառասիրութեամբ, պատուասիրաբար, տենչանօք փառաց կամ պատուոյ։

Ambítiousness էմպիշըսնէս գ. Փառասիրութիւն, պատուասիրութիւն։

A'mbitude էմպիթիւտ գ. Շրջապատ, շրջաբերութիւն։

To A'mble էմպլ բ, չ. Քայլել, գնալ, ընթանալ, ձեմել։

A'mble, գ. Քայլափոխ, գնացք, ընթացք։

A'mbler էմպլըր գ. Որ քայլէ կամ ընթանայ։

A'mblingly էմպլինկլի մ. Քայլելով, կամ ընթանալով։

Ambrósia էմպրօժիէ գ. Ամբրոսիա, անուշակ կերակուր (դից՝ ըստ առասպելաց)։ Ամբրոսիա (տունկ)։

Ambrósial էմպրօժիէլ ած. Ամբրոսիական, ընտիր, անուշակ։

A'mbry էմպրի գ. Տես Almonry: Պատուհան անօթոց խոհակերոցի։

Ambs-ace էյմզ-էյս գ. Կրկին միակ թիւ կամ կէս 'ի թուղթս խաղու և 'ի քուէայս։

Ambulátion էմպիւլէշըն գ. Քայլումն, շրջումն, գնացք։

A'mbulatory էմպիւլէթըրի ած. Քայլողական, գնայուն, շրջող. գիրկեալ 'ի գնալն կամ զճանապարհայն. շարժական, զոր շրջեցուցանեն կամ տանին տեղւոջէ 'ի տեղի։

A'mbury էմպիւրի գ. Ուռոյցք ինչ կարմիր 'ի մարմինս ձիոց։

Ambuscáde էմպըսքէյտ գ. Դարան, դարանակալութիւն։

Ambuscáding էմպըսքէյտին ած. Դարանամուտ, դարանակալ։

Ambuscádo էմպըսքէյտօ գ. Դարան, դարանակալութիւն։

A'mbush էմպուշ գ. Դարան. որս, ըմբռնումն. դարանակալութիւն. դարանամուտք, դարանակալք։

A'mbushed էմպուշտ ած. Դարանեալ, դարանամուտ, դարանակալ։

A'mbushment էմպուշմէնթ գ. Դարան, դարանակալութիւն, որս, ըմբռնումն։

Ambústion էմպըսչըն գ. Այրումն, կիզումն։

A'mel էմէլ գ. Զանգուած ապակենիւթ (գղ. Émail)։

Amén էմէն մ. Ամէն, եղիցի եղիցի։

A'menable էմինէպլ ած. Համարապահանջելի, պատասխանատու, զոր մարթ է կոչել առ 'ի տալ զհամար, կամ զպատասխանի։

A'menance էմինէնս գ. Առաջնորդութի՛, ուղղութիւն (ոչ է 'ի կիր)։

To Aménd էմէնտ բ, ն. Ուղղել, նորոգել։

To Aménd, բ, չ. Ուղղիլ, նորոգիլ, լաւանալ, յառաջադէմ լինել 'ի լաւութիւն անդր, առողջանալ։

Aménde, գ. Տոյժ, տուգանք, հատուցումն։

Aménder էմէնտըր գ. Որ ուղղէ, կամ նորոգէ։

Améndment էմէնտմէնթ գ. Ուղղութիւն, նորոգութիւն. առողջութիւն։

Améndѕ էմէնտս գ. Ուղղութիւն, հատուցումն, վճար, փոխարէն։

Aménity էմէնիթի գ. Զուարճութիւն, գեղեցկութիւն տեղւոյ։

To Amérce էմըրս բ, ն. Տուգանել, մատնել 'ի տուգանս, տալ տուժել, պատժել տուժիւք։

Amércer էմըրսըր գ. Որ մատնէ 'ի տուգանս, կամ տայ տուժել։

Amércement էմըրսմէնթ գ. Տոյժ, տուգանք դրամոց պատժապարտից։

Ames-ace էյմզ-էյս գ. Կրկին միակ թիւ 'ի քուէայս։

Amethódical էմիթհօտիքէլ ած. Արտաքոյ կարգի, անկանոն։

A'methyst էմիթհիսթ գ. Ամեթոս, մեղեսիկ, սուտակ։

A'methystine էմիթհիսթին ած. Ամեթոստական, նման մեղեսիկի։

A'miable էմիէպլ ած. Սիրելի, քաղցր, հաճոյ, հաճոյական, սիրալիր, սիրալական։

A'miableness էմիէպլնէս գ. Սիրելութի՛, հաճոյականութիւն։

A'miably էմիէպլի մ. Սիրով, քաղցրութեամբ, մարդասիրութեամբ, մտերմաբար։

A'micable է՛միքէպըլ ած. Բարեկամական, մտերիմ, սէրտ, սիրելի։

A'micableness է՛միքէպըլնէս գ. Բարեկամութիւն, մտերմութիւն, սիրելութիւն։

A'micably է՛միքէպլի մ. Բարեկամաբար, սիրով, մտերմութեամբ։

A'mice է՛միս գ. Վարշամակ եկեղեցական։

Amíd կամ Amídst էմի՛տ, էմի՛տսթ նխ. Ի մէջ. ընդ մէջ. ընդ. առ, 'ի։

Amíss էմի՛ս մ. Վրիպակաւ, յանցանօք. թիւր, չարաչար. յանդէպս, անվայելուչ, վարկպարազի, անկարգս ինչ. Նուազեալ յուժոյ, վատառողջ։

Amíssion էմի՛շըն գ. Կորուստ։

To Amít էմի՛թ բ, ն. Կորուսանել։

A'mity է՛միթի գ. Բարեկամութիւն, մտերմութիւն, սէր։

Ammóniac էմմօ՛նիէք գ. Ամմոնեան։ Gum ammoniac, Ամմոնեան խէժ, աւշակ կամ օշակ։ Sal ammoniac, Ամմոնեան աղ, անուշադր։

Ammoníacal էմմօնիա՛յէքըլ ած. Ամմոնեան, որ ունի զնմանութիւն Ամմոնեան խեժի կամ աղի։

Ammunítion էմմիունի՛շըն գ. Պատրաստութիւնք, Հանդերձանք, պաշարք մարտի, զէնք։

Ammunítion-bread էմմիունի՛շըն-պրէտ գ. Պաշար հացի կամ կերակրոյ 'ի պէտս զօրաց։

A'mnesty է՛մնէսթի գ. Անյիշութիւն, մոռացութիւն յանցանաց։

A'mnion կամ A'mnios է՛մնիօն, է՛մնիօս գ. Ներքին կամ անմիջական թաղանթ պտղոյ մանկան։

Amómum էմօ՛մըմ գ. Համհամ, ամոմ (անուշահոտ ողկոյզ հնդկային)։

Amóng կամ Amóngst էմը՛նկ, էմը՛նկսթ նխ. Ի մէջ, 'ի մէջի, 'ի. ընդ, առ, Հանդերձ։

A'morist է՛մօրիսթ գ. Տարփածու, տարփաւոր, ցանկասէր։

A'morous է՛մօրըս ած. Հարեալ 'ի սէր, ցանկամոլ, սիրաբորբոք, սիրալիր, կաթոգին, սիրոյ, ցանկութեան։

A'morously է՛մօրըսլի մ. Սիրողաբար, կաթոգին, տարփանօք, տենչանօք։

A'morousness է՛մօրըսնէս գ. Սէր կաթոգին, տարփանք, տենչանք, ցանկութիւն։

Amórt էմօ՛րթ ած. Շիջեալ, անհոգի, մեռեալ, տկար, անզօր։

Amortizátion կամ Amórtizement էմօրթիզէ՛շըն, էմօ՛րթիզմէնթ գ. Անշիջանելութիւն կամ անշէջ կացուցանել (փոխադրութիւն ստացուածոց կամ երկրի յընկերութիւն' որ ոչ ունի պակասել կամ շիջանել)։

To Amórtize էմօ՛րթիզ բ, ն. Անշիջանելի կացուցանել (ստացուածս փոխադրել զկալուածս յընկերութիւն ինչ անշիջանելի կամ անպակասելի)։

To Amóve էմո՛ւվ բ, ն. Շարժել, խախտել, հեռացուցանել։

To Amóunt էմա՛ունթ բ, չ. Գումարել կամ բովանդակել հաշուի. վերածիլ, ելանել, բարձրանալ։

Amóunt, գ. Գումար կամ բովանդակութիւն հաշուի, բոլորական հաշիւ։

Amóur էմո՛ւր գ. Սէր, ցանկութիւն, տարփանք։

Amphíbious էմֆի՛պիըս ած. Երկակենցաղ, երկակենդան։

Amphíbiousness էմֆի՛պիըսնէս գ. Երկակենցաղութիւն, երկակենդանութիւն։

Amphibológical էմֆիպօլօ՛ճիքըլ ած. Երկբանական, երկբան, երկդիմի, կեղակարծ։

Amphibológically էմֆիպօլօ՛ճիքըլլի մ. Երկբանութեամբ, երկդիմի բանիւք։

Amphibólogy էմֆիպօ՛լօճի գ. Երկբանութիւն, երկդիմութիւն բանից։

Amphíbolous էմֆի՛պօլըս ած. Երկուստեք կամ յերկոցունց կողմանց ձգեալ, արկեալ 'ի վերայ միմեանց։

Amphisbaéna էմֆիսպի՛նէ գ. Երկագնաց կամ երկգլխանի (օձ աւասպելեալ)։

Amphíscii էմֆի՛շիի գ. Երկաստուերք կամ երկստուերեանք (ըստ աշխարհագրաց)։

Amphithéatre էմֆիթի՛էթըր գ. Ամփիթեատրոն, շուրջ տեսարան։

A'mple է՛մփըլ ած. Լայն, ընդարձակ, համատարած, լայնատարր, լայնածաւալ, լայնատարած. մեծ, մեծաքանակ. լայնարձակ, ազատ. առատ, առատաձեռն. ճոխ, հարուստ, բազում, մեծամեծ, լնուլի։

A'mpleness է՛մփըլնէս գ. Ընդարձակութիւն, մեծութիւն, ճոխութիւն։

To A'mpliate է՛մփլիէյթ բ, ն. Լայնել, ընդլայնել, ընդարձակել, տարածել։

Ampliátion էմփլիէ՛յշըն գ. Ընդլայնումն, տարածումն. ընդարձակութիւն, ճոխութիւն։

To Amplíficate էմփլի՛ֆիքէյթ բ, ն. Ընդլայնել, ընդարձակել, տարածել։

Amplificátion էմփլիֆիքէ՛յշըն գ. Ընդլայնումն, ընդարձակութիւն բանի։

A'mplifier է՛մփլիֆայըր գ. Որ ընդլայնէ կամ ընդարձակէ զբանս։

To A'mplify է՛մփլիֆայ բ, ն. Լայնել, ընդարձակել, տարածել. մեծացուցանել, ճոխացուցանել, ընդլայնել։

To A'mplify, բ, չ. Ճոխանալ, ընդարձակել զբանս. քաջ նկարագրել։

A'mplitude էմփլիթիուտ գ. Լայնութիւն, տարածութիւն, ընդարձակութիւն, մեծութիւն, ճոխութիւն:

A'mply էմփլի մ. Լայնաբար, ճոխաբար, լիով, ճոխագոյնս, ընդարձակ. առատապէս, լիուլի:

To A'mputate էմփիուդէյթ բ, ն. Հատանել, կտրել զանդամս:

Amputátion էմփիուդէյշըն գ. Հատումն կամ կտրումն անդամոյ, անդամահատութիւն:

A'mulet էմիուլէթ գ. Պահպանակ, յուռութք, բժժանք:

To Amúse էմիուզ բ, ն. Դեգերեցուցանել. խաղ անել, խաբել:

Amúsement էմիուզմէնթ գ. Խաղ, զբօսանք, դեգերումն, ժամավաճառութիւն:

Amúser էմիուզըր գ. Որ խաղ անէ կամ դեգերեցուցանէ, ժամավաճառ:

Amúsive էմիուսիվ ած. Որ խաղ անէ կամ զուարճացուցանէ:

Amígdalae էմիգտէլի գ. Խնձորք կամ շիչք կոկորդի:

Amy'gdalate էմիգտէլէյթ ած. Յօրինեալ 'ի նշոյ:

Amy'gdaline էմիգտէլին ած. Որ ունի զձև կամ զնմանութիւն նշոյ:

An էն կամ էն Յօդ անորոշ՝ որ դնի նախադաս ձայնաւորի կամ h անձայն տառի. Մն, մի, իմն, ինչ: Տես A.

A'na էնէ մ. Նոյնչափ (առ 'ի կարգադրութիւնս բժշկաց):

A'na, գ. Գործք հեղինակաց առ վանկիւ. զորօրինակ Scaliger*ana*, Սկալիգերեան:

Anacámptick էնէքէմփթիք ած. Անդրադարձական, որ տայ զարձագանգ:

Anacámpticks էնէքէմփթիքս գ. Ուսումն անդրադարձեալ կամ ցոլացեալ լուսոյ, հայելաբանութիւն (ոչ ունի եզական):

Anacathártick էնէքէթարթիք գ. Դեղ մաքրական 'ի վերուստ, կամ որ ներգործէ 'ի վերուստ:

Anáchorete կամ Anáchorite էնէքօրիթ, էնէքօրայթ գ. Անապատաւոր, ճգնաւոր, առանձնակեաց:

Anáchronism էնէքրօնիզմ գ. Վրիպակ ժամանակագրական, փոխադրութիւն կամ այլայլութիւն ժամանակի:

Anacláticks կամ Anaclástics էնէքլէթիքս, էնէքլէսթիքս գ. Ուսումն բեկբեկեալ լուսոյ, դիտակաբանութիւն:

Anadiplósis էնէտիփլօսիս գ. Կրկնութիւն կամ վերստին կրկնումն բառի (ըստ ճարտասանից):

Anagogétical էնէկօճէթիքէլ ած. Վերածական, խորհրդական (իմաստ):

A'nagram էնէկրէմ գ. Անդրատառութիւն, տառադարձութիւն:

Anagrámmatism էնէկրէմմէթիզմ գ. Յօրինումն անդրատառութեան, տառադարձութիւն:

Anagrámmatist էնէկրէմմէթիսթ գ. Յօրինող անդրատառութեան:

To Anagrámmatize էնէկրէմմէթայզ բ, չ. Յօրինել անդրատառութիւն, առնել տառադարձութիւն:

Analéptick էնէլէփթիք ած. Զօրացուցիչ (դեղ):

Analógical էնէլօճիքէլ ած. Վերաբերական, համեմատական. նման, նմանօրինակ:

Analógically էնէլօճիքէլլի մ. Վերաբերութեամբ, համեմատաբար, ըստ համեմատութեան:

Analógicalness էնէլօճիքէլնէս գ. Համեմատականութիւն, համեմատութիւն:

To Análogize էնէլօճայզ բ, ն. Վերաբերանել, համեմատաբանել, բացատրել 'ի ձեռն համեմատութեան:

Análogous էնէլօկըս ած. Վերաբեր, համեմատ, հաւասար, ըստ:

Análogy էնէլօճի գ. Վերաբերութիւն, համեմատութիւն, ազգակցութիւն, նմանութիւն, հաւասարութիւն, նոյնութիւն, յարընչութիւն:

Análysis էնէլիսիս գ. Վերլուծութիւն:

Analy'tical էնէլիթիքէլ ած. Վերլուծական:

Analy'tically էնէլիթիքէլլի մ. Վերլուծաբար, 'ի ձեռն վերլուծութեան:

To A'nalyze էնէլայզ բ, ն. Վերլուծանել, վերածել 'ի:

A'nalyzer էնէլայզըր գ. Վերլուծիչ:

Anamorphósis էնէմօրֆօսիս գ. Վերաձևութիւն կամ վերակերպութիւն (հանդիպահայեաց նկար՝ շփոթ երևեալ աչաց, բայց ճիշդ 'ի հայելւոջ):

Anánas էնէնէս գ. Անանաս (պտուղ):

Anáphora էնէֆօրէ գ. Վերաբերութիւն կամ անդրաբերութիւն (ըստ ճարտասանից է կրկնումն նոյն բառի 'ի սկիզբն իւրաքանչիւր իմաստից):

A'narch էնարք գ. Անիշխան, գլուխ ապստամբաց, ապստամբ:

Anárchial էնարքիէլ ած. Անիշխանական, անիշխան, անիշխանութեան, շփոթ, խռովեալ:

A'narchy էնարքի գ. Անիշխանութիւն:

Anasárca էնէսարքէ գ. Անդրամարմին կամ կրկին թանձրութիւն (է տեսակ ինչ ջրգողութեան):

Anastomósis էնէսթօմօսիս գ. Վերաշրթնութիւն, համբոյր կամ կապակցութիւն

բերանոյ (անօթոց մարմնոյ՝ ըստ անդա-
մազննաց):

Anástrophe էնէ՛ստրըֆի գ. Վերադար-
ձութիւն կամ յետադարձութիւն (ըստ
ճարտասանից):

Anáthema էնէ՛թիմը գ. Անաթեմայ, նը-
զովք, բանադրանք:

Anathemátical էնէթիմէ՛թիքէլ ած. Անա-
թեմական, նզովական, նզովից, բանադրա-
նաց:

Anathemátically էնէթիմէ՛թիքէլլի մ. Նը-
զովիւք. իբրև նզովական:

To Anathématize էնէթի՛մըթայզ բ, ն. Ա-
նաթեմայ կամ նզովս կարդալ, նզովել,
բանադրել, ընդ բանիւ առնել:

Anatíferous էնէթի՛ֆերըս ած. Բադաբեր,
բադածնոյց:

Anátocism էնէ՛թօսիզմ գ. Վերատոկոսք
կամ կրկնատոկոսք:

Anatómical էնէթօ՛միքէլ ած. Անդամազըն-
նական, անդամազննութեան:

Anatómically էնէթօ՛միքէլլի մ. Անդա-
մազննօրէն, ըստ անդամազննաց:

Anátomist էնէ՛թօմիսթ գ. Անդամազնին,
անդամահատ:

To Anátomize էնէ՛թօմայզ բ, ն. Անդա-
մազննել, յօշել, հատանել, զննել զյօշեալ
անդամս. ցուցանել որոշակի, մանրամասն
գնել առաջի:

Anátomy էնէ՛թօմի գ. Անդամազննութի,
յօշումն անդամոց. որոշումն, զննութիւն.
անդամաթիւք կամ կմախք. նիհար կամ
ցամաքեալ անձն:

A'ncestor է՛նսէսթըր գ. Նախնի, նախնի
հայր, հաւ, նախահաւ:

A'ncestrel է՛նսէսթրէլ ած. Նախնեաց, 'ի
նախնեաց անախ, նախնական:

A'ncestry է՛նսէսթրի գ. Նախնիք, սե-
րունդք կամ թիւք նախնեաց, նախահարք,
առաջինք. սերունդ կամ ծագումն 'ի նախ-
նեաց, ազնուականութիւն ծննդեան:

A'nchentry է՛նչէնթրի գ. Հնութիւն տան
կամ ազգատոհմի, ազնուատոհմութիւն,
ազնուականութիւն տան (այս բառ պարտ
է լինել Ancientry:

A'nchor է՛նքըր գ. Խարիսխ նաւու. խա-
րիսխ, ամրութիւն, հաստատութիւն: To
cast anchor, խարիսխ արկանել: To lie
կամ ride at anchor, կալ 'ի վերայ խարսխի,
կալ խարսխեալ:

To A'nchor, բ, չ. Խարիսխ ընկենուլ
կամ արկանել, խարսխել. կալ 'ի վերայ,
հաստատել:

A'nchor Տես A'nchoret.

A'nchor-hold է՛նքըր-հօլտ գ. Խարիսխ-ամ-
րութիւն, ամրութիւն խարսխի. խարիսխ-
ընկեցութիւն. ամրութիւն, հաստատու-
թիւն, կալն անքոյթ:

A'nchored է՛նքըրէտ ած. Խարսխեալ, խա-
րիսխ արկեալ:

A'nchoret կամ A'nchorite է՛նքօրէթ, է՛ն-
քօրայթ գ. Տես Anachoret.

Anchóvy էնչօ՛վի գ. Մանրիկ ձուկն ինչ
ծովու:

A'ncient է՛նչէնթ ած. Հին, վաղեմի, ա-
ռաջին, նախնի:

A'ncient, գ. Դրօշ նաւու, դրօշակիր,
նշանակիր:

A'nciently է՛նչէնթլի մ. Ի հնումն, 'ի
նախնումն, առ նախնեօքն, առ նախնիս,
'ի հին ժամանակս, 'ի վաղնջուց, կանխաւ,
երբեմն:

A'ncientness է՛նչէնթնէս գ. Հնութիւն,
վաղնջութիւն:

A'ncientry է՛նչէնթրի գ. Հնութիւն, ազ-
նուականութիւն տոհմի:

A'ncients է՛նչէնթս գ. Հինք, նախնիք,
առաջինք:

A'ncony է՛նքօնի գ. Ձող ինչ երկաթի:

And էէնտ կամ էնտ շ. Եւ, և թէ, և ե-
թէ:

A'ndiron է՛նտայըրն գ. Ճամփրակալ կամ
փայտակալ երկաթ կրակարանին:

Andrógynal էնտրօ՛ճինէլ ած. (Հերմա-
փրոդիտական) երկասեր, արուի և իգի:

Andrógynally էնտրօ՛ճինէլլի մ. Իբրև եր-
կասեր:

Andróginous էնտրօ՛ճինըս գ. Հերմափրո-
դիտէ, արուէգ, երկասեր:

A'necdote է՛նէքտօթ գ. Պատմութիւն տա-
կաւին ոչ ընծայեալ 'ի լոյս, անյայտ պատ-
մութիւն. վէպք, զրոյցք. առանձին պա-
րագայ պատմութեան կամ վարուց ուրուք:

Anemógraphy էնիմօ՛կրէֆի գ. Հողմա-
գրութիւն, ստորագրութիւն կամ նկարա-
գրութիւն հողմոյ:

Anemómeter էնիմօ՛միթէր գ. Հողմաչափ
(գործի):

Anémone էնէ՛մօնի գ. Հողմածաղիկ, պը-
տիկ:

A'nemoscope է՛նէմօսքօփ գ. Հողմադի-
տակ կամ հողմացոյց (գործի):

Anént էնէ՛նթ նխ. Վասն, առ. հանդէպ,
յանդիման, 'ի հանդիպոյ:

A'nes է՛նիզ գ. Քիստ, փուշ հասկի ցո-
րենոյ:

A'neurism է՛նիուրիզմ գ. Ճապաղումն
կամ զեղումն արեան (պատճառեալ 'ի տը-
կարութենէ կամ 'ի վնասելոյ շնչերակաց):

Anéw էնիու՛ մ. Վերստին, անդրէն, դար-
ձեալ, միւանգամ, և եւ. նորոգ, նորո-
գապէս:

Anfráctuous էնֆրէ՛քթիուըս ած. Բազմապտոյտ, բազմաշրջան:

Anfráctuousness էնֆրէ՛քթիուըսնէս գ. Բազմապտոյտ շրջանք:

A'ngel էնճէլ գ. Հրեշտակ. դրամ հատեալ 'ի պատկեր հրեշտակի:

A'ngel, ած. Հրեշտակային, հրեշտակական, հրեշտակակերպ, հրեշտականման:

Angélica էնճէ՛լիքէ գ. Խմի (բոյս):

Angélical էնճէ՛լիքէլ ած. Հրեշտակային, հրեշտակական, հրեշտակի. հրեշտակակերպ, հրեշտականման. երկնային, գերահրաշ, չնաշխարհիկ, անզուգական:

Angélicalness էնճէ՛լիքէլնէս գ. Հրեշտակականութիւն, նմանութիւն հրեշտակի, անզուգականութիւն, հրեշտականմանութիւն:

Angélick էնճէ՛լիք ած. Տես Angelical.

A'ngelot էնճիլըթ գ. Նուագարան ինչ երաժշտական:

A'ngel-shot էնճէլ-շըթ գ. Կրկին ռումբք թնդանօթի շղթայակապք:

A'nger էնկըր գ. Խռովութիւն, գրգռմունք, գժուարութիւն, բարկութիւն, զայրոյթ. վիշտ, ցաւ, նեղութիւն, անձկութիւն:

To A'nger, բ, ն. Գրգռմնեցուցանել, խռովեցուցանել, զայրացուցանել, սրտմտեցուցանել, գրգռել 'ի ցասումն կամ 'ի բարկութիւն:

A'ngerly էնկըրլի մ. Զայրագին, խռովադիմօք, լի ցասմամբ, սրտմտութեամբ, բարկութեամբ:

Angiógraphy էնճիօ՛կրէֆի գ. Անօթագրութիւն (ճառ զանօթոց):

Angiomonospérmous էնճիօմօնօսփէ՛րմըս ած. Միասերմնանօթ (բոյսք՝ որք ունին միակ սերմն 'ի սերմնարանի):

A'ngle էնկլ գ. Անկիւն գծից (ըստ երկրաչափից). կարթ ձկանց:

To A'ngle, բ. ն. Զուկն որսալ կարթիւ. թակարթել, որսալ:

A'ngle-rod էնկլ-րօդ գ. Գաւազան կամ եղէգն կարթի:

A'ngler էնկլըր գ. Ձկնորս 'ի ձեռն կարթի:

A'nglicism էնկլիսիզմ գ. Անգղիաբանութիւն, ոճ անգղիական լեզուի:

A'ngober էնկօպըր գ. Տեսակ ինչ տանձի:

A'ngrily էնկրիլի մ. Զայրագին, ցասմամբ, սրտմտութեամբ, խռովադիմօք:

A'ngry էնկրի ած. Գրգռմնեալ, խռովեալ, գժուարեալ, ցասուցեալ, սրտմտեալ, զայրացեալ, բարկացեալ, զայրագին, սաստիկ, գժուարին:

A'nguish էնկուիշ գ. Անձկութիւն, նեղութիւն, վիշտ, տառապանք:

A'nguished էնկուիշտ ած. Նեղեալ, վշտացեալ, տանջեալ, չարչարեալ:

A'ngular էնկիուլըր ած. Անկիւնաւոր, որ ունի զանկիւնս. անկիւնական, բաղկացեալ յանկեանց:

Angulárity էնկիուլէ՛րիթի գ. Անկիւնաւորութիւն:

A'ngularly էնկիուլըրլի մ. Անկիւնաբար, 'ի ձեռն անկեանց:

A'ngularness էնկիուլըրնէս գ. Անկիւնաւորութիւն, լինել անկիւնաւոր:

A'ngulated էնկիուլէթէդ ած. Անկիւնաւոր, ձեւացեալ յանկեանց:

Angulósity էնկիուլօ՛սիթի գ. Անկիւնաւորութիւն, բազմանկիւնութիւն:

A'ngulous էնկիուլըս ած. Անկիւնաւոր. բազմանկիւն:

Angúst էնկը՛սթ ած. Անձուկ, նեղ:

Angustátion էնկըսթէ՛շըն գ. Անձկութն, սեղմումն:

Anhelátion էնհիլէ՛շըն գ. Հեք, շնչասպառութիւն:

Anhelóse էնհիլօ՛ս ած. Հեւացող, շնչասպառ:

A'niented էնիէնթէդ ած. Ոչնայնացեալ, ոչնչացեալ (անսովոր):

Aníghts էնա՛յթս մ. Ի գիշերի, 'ի գիշերային ժամու, գիշերայն, գիշերի:

A'nil էնիլ գ. Բոյս լեղակի:

Aníleness կամ Anílity էնա՛յլնէս, էնի՛լիթի գ. Պառաւութիւն, զառամութիւն հասակի կնոջ, ծերութիւն:

A'nimable էնիմէպլ ած. Զոր մարթ է կենդանացուցանել, կենդանացու:

Animadvérsion էնիմէդվէ՛րշըն գ. Յանդիմանութիւն, կշտամբանք. խրատ, պատիժ:

Animadvérsive էնիմէդվէ՛րսիվ ած. Ըմբռնողական կամ դատողական (կարողութիւն):

To Animadvért էնիմէդվէ՛րթ բ, չ. Յանդիմանել, կշտամբել, պախարակել. պատժել, սաստել, խրատել:

Animadvérter էնիմէդվէ՛րթըր գ. Կշտամբիչ, որ յանդիմանէ կամ խրատէ:

A'nimal էնիմէլ գ. Կենդանի, շնչաւոր, անասուն, անբան:

A'nimal, ած. Կենդանական, շնչական, շնչաւոր, անբան:

Animálcule էնիմէ՛լքիուլ գ. Մանր կամ փոքրիկ կենդանի, ճճի, որդն:

Animálity էնիմէ՛լիթի գ. Կենդանութիւն, շնչաւորութիւն, կենդանականութիւն:

To A'nimate էնիմէյթ բ, ն. Հոգիաւորել, անձնաւորել, շնչաւորել, կենդանացուցանել, տալ զկենդանութիւն կամ զշարժումն. զօրացուցանել. շարժել, յորդորել, քաջալերել:

A'nimate, ած. Կենդանի, շնչաւոր, հոգիաւոր:

A'nimated էնիմէթէտ ած. Կենդանի, զօրաւոր, ուժգին. քաջալերական, յորդորական:

Animátion էնիմէյշըն գ. Կենդանացուցումն, հոգիաւորութիւն. կենսաւորութիւն, կենդանութիւն. պատճառ կենդանութեան, կենդանատուութիւն:

A'nimative էնիմէթիվ ած. Կենդանացուցիչ, կենդանատու, կենսատու, կենդանական: [շարժիչ:

Animátor էնիմէյթըր գ. Կենդանացուցիչ,

Animóse էնիմօ՛ս ած. Սրտեայ, քաջ, ոգելից, աշխոյժ, եռանդնոտ, ջերմ, ուժգին, սաստիկ, բուռն:

Animósity էնիմօ՛սիթի գ. Սաստիկ ատելութիւն, սրամտութիւն, վրէժխնդրութիւն, բուռն կիրք, նախանձ վրէժխնդրութեան, քէն:

A'nise էնիս գ. Անիսոն:

A'nker էնքըր գ. Չափ ինչ հեղանիւթոց առ Հոլանդացիս:

A'nkle էնքլ գ. Յօդուած ոտից ընդ սրունս:

A'nkle-bone էնքլ-պօն գ. Կոճ ոտից:

A'nnalist էննէլիսթ գ. Տարեգիր, որ յօրինէ զտարեգրութիւնս:

A'nnals էննէլզ գ. Տարեգրութիւնք:

A'nnats էննէթս գ. Երախայրիք, հասք կամ եկամուտք տարւոյք (զոր ընծայեն եկեղեցականք առաջնորդաց կամ ձեռնադրողաց իւրեանց):

To Annéal էննի՛լ բ, չ. Ջեռուցանել զապակին յընդունելութիւն գունոյ. ջեռուցանել կամ թրծել զապակին զկնի փչելոյ. ջեռուցանել, մեղմել, կակղել:

To Annéx էննէ՛քս բ, ն. Յաւելուլ, յօդել, կցել, կապակցել, կապել:

Annéx, գ. Յաւելուած, յաւելումն:

Annexátion էննէքսէ՛յշըն գ. Յաւելումն, յաւելուած, միաւորութիւն, կապակցութիւն:

Annéxion էննէ՛քշըն գ. Յաւելումն, յաւելուած:

Annéxment էննէ՛քսմէնթ գ. Յաւելումն, յաւելուած:

Anníhilable էննա՛յհիլէպլ ած. Զոր մարթ է յոչինչ դարձուցանել, չքանալի:

To Anníhilate էննա՛յհիլէյթ բ, ն. Յոչինչ կամ 'ի չիք դարձուցանել, ոչնչացուցանել. եղծանել, աւրել. ջնջել, բառնալ, բնաջինջ առնել:

Annihilátion էննայհիլէ՛յշըն գ. Յոչինչ դարձուցանելն, 'ի չիք դարձումն, չքութիւն, ջնջումն, բնաջինջ բարձումն:

Annivérsary էննիվէ՛րսէրի գ. Տարեդարձ, օր տարեկանաց:

Annivérsary, ած. Տարեկան, տարեդարձ:

Annólis էննօ՛լիս գ. Կենդանի ինչ Ամերիկոյ:

Annotátion էննօթէ՛յշըն գ. Ծանօթաբանութիւն, ծանօթութիւն:

Annotátor էննօթէ՛յթըր գ. Ծանօթարար, որ գրէ զծանօթութիւնս:

To Annóunce էննա՛ունս բ, ն. Աւետել, պատգամաւորել. հրատարակել, ծանուցանել, յայտ առնել, քարոզել:

To Annóy էննօ՛յ բ, ն. Ձանձրացուցանել, զլուել, նեղել, չարչարել, տանջել, վիշտս հասուցանել. վնասել, մեղանչել:

Annóy, գ. Ձանձրութիւն, վիշտ, նեղութիւն. վնաս, զրկանք, անիրաւութիւն:

Annóyance էննօ՛յէնս գ. Վնաս. վնասակար. զլուանք, ձանձրութիւն, վիշտ, նեղութիւն:

Annóyer էննօ՛յըր գ. Նեղիչ, ձանձրացուցիչ. վնասարար:

A'nnual էննիուէլ ած. Տարեկան, ամ ըստ ամէ. տարեւոր. միոյ ամի:

A'nnually էննիուէլլի մ. Ամ ըստ ամէ, ամի ամի, 'ի տարւոջն միանգամ:

Annúitant էննիու՛իթէնթ գ. Որ ունի կամ առնու պտարեկան հասոյթ:

Annúity էննիու՛իթի գ. Տարեկան հասոյթ կամ եկամուտք:

To Annúl էննը՛լ բ, ն. Ջնջել, եղծանել, բառնալ, խափանել. 'ի չիք կամ յոչինչ դարձուցանել. 'ի դերև հանել:

A'nnular էննիուլէր ած. Որ ունի զձև մատանւոյ:

A'nnulary էննիուլէրի ած. Որ ունի զձև մատանւոյ, 'ի ձև մատանւոյ:

A'nnulet էննիուլէթ գ. Փոքրիկ մատանի. զարդ ինչ ճարտարապետական:

To Annúmerate էննիու՛մըրէյթ բ, ն. Յաւելուլ 'ի թիւ, թուել ընդ. յաւելուլ, դասել, կարգել ընդ:

Annumerátion էննիումըրէ՛յշըն գ. Յաւելումն 'ի թիւն նախկին, թուակցութիւն:

To Annúnciate էննը՛նշիէյթ բ, ն. Աւետել, բերել զլուր կամ զհամբաւ:

Annunciátion-day էննընշիէ՛յշըն-տէյ գ. Օր աւետման տօնի:

A'nodyne էնօտայն ած. Մեղմացուցիչ ցաւոց (դեղք):

To Anóint էնօ՛յնթ բ, ն. Օծանել, իւղել, իւղարկել:

Anóinter էնօ՛յնթըր գ. Օծանող, որ օծանէ:

Anómalism էնօ՛մէլիզմ գ. Անկանոնութիւն, զարտուղութիւն:

Anomalístical էնօմէլիսթիքէլ ած. Զարտուղի, խոտորական, (ըստ պարականոն աստեղաբաշխից):

Anómalous էնօմէլըս ած. Անկանոն, զարտուղի, խոտոր, պարականոն:

Anómalously էնօմէլըսլի մ. Զարտուղութեամբ, խոտորնակի:

Anómaly էնօմէլի գ. Անկանոնութիւն, զարտուղութիւն, խոտորումն:

A'nomy էնօմի գ. Անօրէնութիւն, լուծումն օրինաց, յանցանք ընդդէմ օրինաց:

Anón էնօն մ. Իսկոյն, առ ժամայն, նոյնհետայն, անդէն և անդ, փութանակի, վաղվաղակի, հապճեպով. երբեմն:

Anónymous էնօնիմըս ած. Անանուն, առանց անուան:

Anónymously էնօնիմըսլի մ. Առանց անուան:

Anoréxy էնօրէքսի գ. Անախորժութիւն, զզուանք 'ի կերակրոյ:

Anóther էնըթհըր ած. Միւս, այլ. միւս ևս. այլ ոք: To love one another, սիրել զմիմեանս: One after another, զկնի միմեանց, մի ըստ միոջէ, կարգաւ, անընդհատ:

Anóther-gaines կամ Anóther-guess, ած. Այլ, միւս ևս, այլազգ, ընդհատ, տարբեր:

A'nsated էնսէթէտ ած. Որ ունի զճարմանդ, զկանթ կամ զունկունս:

To A'nswer էնսըր բ, չ. Պատասխանել, տալ կամ առնել պատասխանի. ունել տալ պատասխանի վասն...: տալ պատասխանի վասն, ջատագովել, արդարացուցանել. տալ զպատասխանի կամ զհամար. յարմարիլ, պատշաճիլ, 'ի դէպ գալ. հաւասար լինել, արժել, բաւական լինել. հատուցանել. փոխարինել. լնուլ, հասանել (վախճանին). յաջողիլ. երևիլ յառենի. հակառակ լինել, ունել դդէմ:

A'nswer, գ. Պատասխանի, դարձուած բանից. հերքումն, ջատագովութիւն, պատասխանատուութիւն:

A'nswer-jobber էնսըր-ճօպպըր գ. Որ վաճառաշահ լինի 'ի ձեռն պատասխանեաց գրով:

A'nswerable էնսըրէպըլ ած. Որում մարթ է տալ պատասխանի, արժանի պատասխանեաց. պատասխանատու, որ ունի տալ պհամար կամ զպատասխանի. 'ի դէպ, քաջադէպ, վայելուչ, յարմար, պատշաճ, համեմատ. հաւասար, համդէտ. վերաբերեալ, որ հայի, պատկանեալ, պատկանաւոր:

A'nswerableness էնսըրէպըլնէս գ. Պատշաճութիւն, յարմարութիւն, վայելչութիւն. համեմատութիւն, հաւասարութի:

A'nswerably էնսըրէպլի մ. Ի դէպ, ըստ պատշաճի, 'ի ճահ. համեմատաբար, ըստ համեմատութեան:

Ant էնթ գ. Մրջիւն:

A'ntbear էնթպէյր գ. Մրջիւնակեր (կենդանի):

A'nthill էնթհիլ գ. Հողակոյտ մրջմանց, մրջիւնաբոյն:

An't, Համառօտութիւն բառիցս and it կամ յաւէտ and if it, էն իթ:

Antágonist էնթէկօնիսթ գ. Հակառակամարտ, հակառակորդ, ախոյեան, առարկու, ներհակ, ընդդէմ, ներհական, հակառակ. նախանձորդ. ներհական մկանունք (ըստ անդամազննաց):

To Antágonize էնթէկօնայզ բ, ն. Հակառակիլ, հակառակամարտ կամ առարկու ելանել, ախոյեան հանդիսանալ:

Antálgick էնթէլճիք ած. Հակառակ կամ մեղմացուցիչ ցաւոց (դեղ):

Antanaclásis էնթէնէքլէսիս գ. Կրկնութիւն. անդրադարձ (ըստ ճարտասանից):

Antaphrodítick էնթէֆրօտիթիք ած. Հակառակ ափրոդիտական կամ տռփական ախտի:

Antapoplétick էնթէփօփլէթիք ած. Հակառակ ախտի կաթուածոյ:

Antárctick էնթարքթիք ած. Հակարջային կամ հարաւային (բևեռ):

Antarthrítick էնթարթհրիթիք ած. Հակառակ կամ ընդդէմ յօդուածացաւութե:

Antasthmátick էնթէսթհմէթիք ած. Ընդդէմ շնչարգելութեան կամ դժուարաշընչութեան:

A'nte, Բառ լատին, որ 'ի բարդութիւնս բառից նշանակէ նախ, և հակառակ: Տես Anti.

A'nteact էնթիէքթ գ. Առաջին գործողութիւն կամ նախկին դատ:

Anteambulátion էնթիէմպիուլէշըն գ. Յառաջընթացութիւն, կարապետութիւն:

To Antecéde էնթիսիտ բ, չ. Յառաջել, նախընթաց լինել, կանխել:

Antecédence էնթիսիտէնս գ. Նախընթացութիւն, կարապետութիւն, յառաջադնացութիւն, կանխումն, յառաջումն:

Antecédent էնթիսիտէնթ ած. Նախընթաց, յառաջընթաց, կանխեալ, յառաջեալ:

Antecédent, գ. Նախընթաց, յառաջընթաց, կարապետ. յարաբերեալ (ըստ քերականաց). նախընթաց կամ առաջին մասն նախադասութեան (ըստ տրամաբանից):

Antecédently էնթիսիտէնթլի մ. Նախընթացաբար, յառաջագոյն, նախ քան:

Antecéssor էնթիսէսըր գ. Նախնի, յառաջընթաց, կարապետ:

Antechámber էնթիչէմպըր գ. Նախասենեակ, նախկին սենեակ:

To A'ntedate էնթիտէյթ բ, ն. Դնել զհին թուականն, կարգել յառաջագոյն ժամանակաւ, թուել կամ համարել յառաջագոյն քան. կանխել, յառաջել, առնուլ յառաջագոյն:

Antedilúvian էնթիտիլիւվիըն ած. Նախաջրհեղեան, յառաջ քան զջրհեղեղն:

A'ntelope էնթիլօփ գ. Տեսակ ինչ այծեման:

Antemerídian էնթիմէրիտիըն ած. Նախ քան զհասարակ օր, յառաջ քան զմիջօրէն:

Antemétick էնթիմէթիք ած. Որ արգելու զփսխումն կամ զզղումն:

Antemúndane էնթիմընտէյն ած. Նախ քան զաշխարհս, յառաջ քան զստեղծումն աշխարհի:

A'ntepast էնթիփէսթ գ. Նախաճաշակ, կերակուր ընկալեալ յառաջ քան զճաշն:

A'ntepenult էնթիփինըլթ գ. Նախավերջընթեր վանկ:

Antepiléptick էնթիփիլէփթիք ած. Հակառակ վերնոտութեան (դեղ):

To A'ntepone էնթիփօն բ, ն. Նախ դնել կամ դասել. նախադասել, առաւել ընտրել:

Antepredícament էնթիփրիտիքէմէնթ գ. Նախաստորոգութիւն (ըստ տրամաբանից):

Anteriórity էնթիրիօրիթի գ. Յառաջնութիւն:

Antériour էնթիրիըր ած. Առաջին, նախկին:

A'ntes էնթիզ գ. Սիւնք կամ յենարանք ճակատու շինուածոց:

Antestómach էնթիսթըմըք գ. Նախախախացոյ, առաջին ստամոքս:

Anthelmínthick էնթհէլմինթհիք ած. Հակառակ կամ սատակիչ որդանց կամ ճճեաց:

A'nthem էնթհէմ գ. Կցուրդք կամ փոխք սաղմոսաց:

Anthólogy էնթհօլօճի գ. Ծաղկաքաղութիւն կամ ծաղկաքաղք, հաւաքումն ծաղկանց:

A'nthony's fire էնթհօնիզ ֆայր գ. Անտոնեան հուր (պալար կարմրախայտ 'ի վերայ մարմնոյ):

A'nthrax էնթհրէքս գ. Կայծակն կամ կարկեհան (կեղեւ վէրք 'ի վերայ մարմնոյ):

Anthropólogy էնթհրօփօլօճի գ. Մարդաբանութիւն. ճառ մարդակազմութեան:

Anthropóphagi էնթհրօփօֆէճայ գ. Մարդակերք:

Anthropophagínian էնթհրօփօֆէճինիըն գ. Մարդակեր (ասի ընդ կատակս):

Anthropóphagy էնթհրօփօֆէճի գ. Մարդակերութիւն:

Anthropósophy էնթհրօփօսօֆի գ. Իմաստասիրութիւն կամ գիտութիւն մարդկային բնութեան:

Anthypnótick էնթհիփնօթիք ած. Հակառակ քնոյ, որ փարատէ զթմբրութիւն քնոյ:

A'nti, Մասնիկ 'ի բարդութիւնս յունական բառից, նշանակէ հակառակ:

Antiácid էնթիէսիտ ած. Հակառակ թթուոյ կամ թթուութեան, ալքալեան:

Antichámber էնթիչէմպըր գ. Տես Antechamber.

Antichrístian էնթիքրիսչըն ած. Հակառակ քրիստոնէութեան կամ քրիստոնէից:

Antichrístianism էնթիքրիսչընիզմ գ. Հակառակութիւն ընդդէմ քրիստոնէութեան:

Antichrístiánity էնթիքրիսչիէնիթի գ. Հակառակութիւն ընդդէմ քրիստոնէութեան կամ քրիստոնէից:

To Antícipate էնթիսիփէյթ բ, ն. Կանխել, յառաջել, աճապարել. կանխել ունել, գրաւել, զդէմ ունել, պաշարել. զգալ յառաջագոյն, առնուլ զճաշակ:

Anticipátion էնթիսիփէյշըն գ. Կանխումն, յառաջումն, աճապարումն. ճաշակ, ճաշակաւորութիւն, առաջին փորձ. գրաւումն կամ պաշարումն մտաց, նախապաշարումն:

A'ntick էնթիք ած. Անհեթեթ, այլանդակ, ծաղու արժանի, ծիծաղական, խորթ, վայրենի:

A'ntick, գ. Անհեթեթ կամ այլանդակ 'ի շարժմունս, ծիծաղաշարժ. անհեթեթ տեսիլ, այլանդակ կերպարանք:

To A'ntick, բ, ն. Այլանդակել, անհեթեթ կացուցանել:

A'ntickly էնթիքլի մ. Անհեթեթ շարժմամբ կամ կերպարանօք, այլանդակութբ, յանհեթեթս:

Anticlímax էնթիքլայմէքս գ. Հակառակ կամ ստորին աստիճան:

Anticonvúlsive էնթիքօնվըլսիվ ած. Հակառակ ջղաձգման կամ բնական շարժման մկանանց մարմնոյ:

A'nticor էնթիքօր գ. Հանդիպասիրտ, (ուռոյցք 'ի կուրծս ձիոյ հանդէպ սրտին):

Anticóurtier էնթիքօրշըր գ. Հակառակ արքունեաց կամ պալատականաց:

A'ntidotal էնթիտօթէլ ած. Հակառակ թունոյ, դեղթափական:

A'ntidote էնթիտօթ գ. Դեղթափ, անդեղայ կամ անդեղեայ:

Antifébrile էնթիֆէպրիլ ած. Հակառակ ջերման կամ տենդի:

Antilógarithm էնթիլօկէրիթհմ գ. Հակա-

ռակ կամ տարբեր նշանակ (Թուաբանական):

Antimonárchical էնթիմօնա՛րքիքըլ ած. Հակառակ միապետութեան կամ միապետական իշխանութեան:

Antimónial էնթիմօ՛նիէլ ած. Անթիմոնեան:

A'ntimony է՛նթիմընի գ. Անթիմոն, յունաքար, ծարիր:

Antinephrítick էնթինէֆրի՛թիք ած. Հակառակ ցաւոց երիկամանց կամ միզաց:

A'ntinomy է՛նթինօմի գ. Հակառակ օրէնք, հակառակութիւն օրինաց ընդ միմեանս, տարբերութիւն կամ ներհակութիւն ընդ մէջ այլ և այլ օրինաց:

Antiparaly'tic էնթիփէրէլի՛թիք գ. Հակառակ անդամալուծութեան:

Antipathétical էնթիփէթհէ՛թիքըլ ած. Հակակրական, հակառակ, ներհակ:

Antípathy էնթի՛փէթհի գ. Հակակրութ̅ն, ընդաբոյս ներհակութիւն, ընդդիմութիւն, խորշումն, ատելութիւն:

Antiperístasis էնթիփիրի՛սթէսիս գ. Հակառակ շրջակայութիւն, փոխադարձ դիմակալութիւն:

Antipestiléntial էնթիփէսթիլէ՛նշըլ ած. Հակառակ ժանտախտի:

Antíphrasis էնթի՛ֆրէսիս գ. Հակառակ ասութիւն, գործածութիւն կամ նշանակութիւն բառից 'ի ներհական միտս, ներհական բառ կամ բան:

Antípodal էնթի՛փօտէլ ած. Ընդդիմոտնեան, հակոտնեան:

Antípodes էնթի՛փօտիս գ. Ընդդիմոտունք, հակոտնեայք:

A'ntipope է՛նթիփօփ գ. Հակապապ, դերապապ, որ բռնի յինքն յափշտակէ զպապութիւնն կամ զխրատուունս քահանայապետին Հռովմայ:

Antiptósis էնթիփթօ՛սիս գ. Հակառակ հոլով, հոլով ինչ եդեալ փոխանակ միւսոյն (է բառ քերականական):

A'ntiquary է՛նթիքուէրի գ. Հնախնդիր, հընախոյզ, որ 'ի խնդիր է հնութ̅եց, հնագէտ:

A'ntiquary, ած. Հին, վաղեմի:

To A'ntiquate է՛նթիքուէյթ բ, ն. Հնացուցանել, խափանել, դնել արտաքոյ սովորութեան կամ գործածութեան:

A'ntiquatedness է՛նթիքուէյթէտնէս գ. Հընութիւն, լինելն խափանեալ կամ արտաքոյ սովորութեան:

Antíque էնթի՛ք ած. Հին, վաղեմի, վաղընջական. որ ունի զհարազատ հնութիւն. ըստ հին կամ ըստ նախնեացն սովորութ̅ե. խորթ, անհեթեթ, այլանդակ:

Antíque գ. Հնութիւն, մնացուած հընութեան կամ նախնի ժամանակաց:

Antíqueness էնթի՛քնէս գ. Հնութիւն, վաղնջականութիւն:

Antíquity էնթի՛քուիթի գ. Նախնի ժամանակք, հին կամ առաջին դարք. նախնիք, առաջինք, հինք. հնութիւնք, մնացուածք հնութեանց. հնութիւն:

Antíscii էնթի՛սիայ գ. Հակառակաստուերք (ըստ աշխարհագրաց):

Antiscorbútical էնթիսքօրպիու՛թիքէլ ած. Հակառակ սկորբուտ կամ կծուական ախտի, առողջարար կծուական ախտի:

Antíspasis էնթի՛սփէսիս գ. Հակաշրջան կամ խոտորումն հիւթոց այլուր:

Antispasmódick էնթիսփէզմօ՛տիք ած. Հակառակ ջղացաւութեան:

Antispástick էնթիսփէ՛սթիք ած. Որ պատճառէ զխոտորումն հիւթոց 'ի մարմնի:

Antisplenétick էնթիսփլէնէ՛թիք ած. Հակառակ ցաւոց փայծեղան:

Antístrophy էնթի՛սթրօֆի գ. Անդրադարձութիւն կամ վերստին դարձ 'ի տողս երգոց:

Antistrumátick էնթիսթրիումէ՛թիք ած. Հակառակ խուլի պարանոցի կամ խոզաց:

Antíthesis էնթի՛թհէսիս գ. Հակադրութ̅ն կամ ընդդիմադրութիւն բանից ('ի յոգնականն լինի antitheses).

A'ntitype է՛նթիթայփ գ. Նախատիպ, նախագաղափար, օրինակ:

Antity'pical էնթիթի՛փիքէլ ած. Նախագաղափարական, որ ցուցանէ զգաղափարն:

Antivenéreal էնթիվինի՛րիէլ ած. Հակառակ կամ օգտակար սուփական կամ գաղղիական ախտի:

A'ntler է՛նթլըր գ. Եղջիւրք եղջերուի:

Antóeci էնթի՛սի գ. Հակաբնակք (ըստ աշխարհագրաց):

Antonomásia էնթօնօմէ՛ժիէ գ. Փոխանունութիւն, դերանունութիւն:

A'ntre է՛նթըր գ. Խոռոչ, անձաւ, քարանձաւ:

A'nvil է՛նվիլ գ. Սալ դարբնաց. տեղի հարուածոց:

Anxíety էնկզա՛յիթի գ. Անձկութիւն, նեղութիւն սրտի, տառապանք, տագնապ, տարակոյս, վիշտ, հոգ, տատանմութիւն. ճնշումն սրտի:

A'nxious է՛նքշըս ած. Նեղեալ, վշտացեալ, տառապեալ, խռովեալ, տարակուսեալ, լի հոգովք, վշտագին:

A'nxiously է՛նքշըսլի մ. Տառապագին, վշտագին, լի հոգովք:

A'nxiousness է՛նքշըսնէս գ. Վշտագնութիւն, անձկութիւն:

A'ny է՛նի ած. Իւրաքանչիւր, ամենայն, ոմն, ոք, իմն, ինչ, մի: Any one, ամե-

նայն որ, իւրաքանչիւր որ։ Anymore, եւս, այլ եւս։

A'orist էյօրիսթ գ. Յարակատար (ըստ քերականաց)։

Aórta էօրթէ գ. Նեարդ ինչ։

Apáce էփէյս մ. Արագ, փութանակի, արագ արագ, ընդ փոյթ, փութապէս, հապճեպ, շտապաւ։

Apagógical էփէկօճիքէլ ած. Որ տանի կամ ածէ յանկարութիւն, և կամ յանտեղութիւն (ասի զապացուցութենէ)։

Apárt էփարթ մ. Ի բաց, 'ի բացեայ, հեռի, մեկուսի, առանձինն, ուրոյն։

Apártment էփարթմէնթ գ. Առանձին սենեակք, դատիկոն։

A'pathy էփէթհի գ. Անկրականութիւն, անցաւութիւն, անզգայութիւն։

Ape էյփ գ. Տեսակ ինչ կապկի. հապլա, նմանող։

To Ape, բ, ն. Նմանիլ, յանձին բերել զնմանութիւն կամ ձեւացուցանել իբրեւ զկապիկ։

Apéak էփիք մ. Շեշտակի, ուղղակի։

A'pepsy էփէփսի գ. Անեփութիւն։

Apérient էփիրիէնթ ած. Որ բանայ, բացողական (դեղ)։

Apéritive էփէրիթիվ ած. Բացողական, որ բանայ կամ կակղէ։

Apért էփէրթ ած. Բաց, բացեալ։

Apértion էփէրշըն գ. Բացուած, ծակ, դուռն, բացումն։

A'pertly էփէրթլի մ. Բաց, անծածկոյթ. յայտնապէս, համարձակ, պարզ։

A'pertness էփէրթնէս գ. Բացութիւն, համարձակութիւն, պարզութիւն։

A'perture էփըրչուր գ. Բացումն, բացուած, ծակ, անցք։

Apétalous էփէթէլըս ած. Անտաղարթ, առանց տերեւոյ։

A'pex էյփէքս գ. Ծայր, ծագ. (յոգնականն լինի apices)։

Aphaéresis էֆէրիսիս գ. Ի բաց բարձումն, բացբարձութիւն կամ կրճատումն միոյ տառի կամ վանկի 'ի սկիզբն բառի։

Aphélion էֆիլիըն գ. Հեռակէտութիւն կամ վերջին հեռաւորութիւն յարեգակնէ։

Aphilánthropy էֆիլէնթրօփի գ. Անմարդասիրութիւն։

A'phorism էֆօրիզմ գ. Վճիռ, առած։

Aphorístical էֆօրիսթիքէլ ած. Վճռական, իբրեւ առած։

Aphorístically էֆօրիսթիքէլլի մ. Վճռաբար, իբրեւ առած։

Aphrodisíacal կամ Aphrodisíack էֆրօտիզայէքէլ, էֆրօտիժիէք ած. Աֆրոդիտական կամ գազլխական ախտի։

A'piary էյփիէրի գ. Մեղուանոց։

Apíces of a flower, գ. Գլուխք կամ գագաթունք ծաղկի։

Apíece էփիս մ. Ի մասունս, յիւրաքանչիւր մասն, կտորակեալ, բաժանեալ, առ մի մի իւրաքանչիւր։

A'pish էյփիշ ած. Նման կապկի, իբրեւ զկապիկ, հապլա, միմոս, միմոսական, խեղկատակ։

A'pishly էյփիշլի մ. Իբրեւ զկապիկ, միմոսաբար, խեղկատակութեամբ։

A'pishness էյփիշնէս գ. Միմոսութիւն, խեղկատակութիւն։

Apítpat էփիթփէթ մ. Բաբախմամբ կամ տրոփմամբ սրտի։

Aplústre էփլըսթըր գ. Նշանաւոր, նշանակ կամ դրօշ նաւու առ նախնիս։

Apócalypse էփօքէլիփս գ. Յայտնութիւն (սրբոյն Յովհաննու)։

Apocaly'ptical էփօքէլիփթիքէլ ած. Յայտնութեան, ըստ յայտնութե (սրբոյն Յովհաննու)։

Apócope էփօքօփի գ. Կրճատումն տառի կամ վանկի յաւարտ բառի։

Apocrústick էփօքրըսթիք ած. Վանողական, ճնշողական կամ արգելողական (դեղ)։

Apócrypha էփօքրիֆէ գ. Գաղտնիք, անյայտք, ծածուկք (անկանոն կամ երկրորդական գիրք յա̄ծաշունչ մատեանս)։

Apócryphal էփօքրիֆէլ ած. Անյայտ, գաղտնի, անկանոն. բովանդակեալ յանկանոն կամ յանյայտ գիրս։

Apócryphally էփօքրիֆէլլի մ. Իբրեւ անյայտ կամ ծածուկ, անստուգութբ իմն։

Apócryphalness էփօքրիֆէլնէս գ. Գաղտնութիւն, անյայտութիւն, անստուգութիւն, երկբայականութիւն։

Apodíctical էփօտիքթիքէլ ած. Ապացուցական, յայտնի, քաջայայտ, հաւաստի։

Apodíxis էփօտիքսիս գ. Ապացուցութի, հաւաստի ցուցումն։

Apogaéon կամ A'pogee և կամ Apogéum էփօճիօն, էփօճի, էփօճիըմ գ. Հեռակէտութիւն կամ վերջին կէտ հեռաւորութե յերկրէ (ըստ աստեղաբաշխից)։

Apologétical կամ Apologétick էփօլօճէթիքէլ, էփօլօճէթիք ած. Ջատագովական, պաշտպանողական, 'ի ջատագովութի կամ 'ի պաշտպանութիւն։

Apologétically էփօլօճէթիքէլլի մ. Իբրեւ 'ի ջատագովութիւն կամ 'ի պաշտպանութի։

To Apólogize էփօլօճայզ բ, չ. Ջատագովել, պաշտպանել, պաշտպան կալ, արդարացուցանել, անբասիր առնել։

A'pologue էփօլօկ գ. Առասպել բարոյական։

Apólogy էփօ՛լօճի գ. Ջատագովութիւն, պաշտպանութիւն։

Apomecómetry էփօմիքօ՛միթրի գ. Հեռաչափութիւն, արուեստ չափելոյ 'ի հեռուստ։

Aponeurósis էփօնիուրօ՛սիս գ. Տարածումըն նեարդի կամ ջլաց։

Apóphasis էփօ՛ֆէսիս գ. Բացասութիւն կամ ժխտումն (ըստ ճարտասանից)։

Apophlégmatick էփօֆլէ՛կմէթիք ած. Որ 'ի բաց մերժէ կամ փարատէ զմաղաս։

Apophlégmatism էփօֆլէ՛կմէթիզմ գ. Փարատումն կամ դեղ փարատիչ մաղասոյ։

A'pophthegm է՛փօֆթհէմ գ. Իմաստալից առած, դեղեցիկ ասացուած։

Apóphyge էփօ՛ֆիճի գ. Արտաքս ելումն կամ ցցուումն սեան։

Apóphysis էփօ՛ֆիսիս գ. Տարաբուն կամ ցցուեալ մասունք ոսկեր։

Apopléctical կամ Apopléctick էփօփլէ՛քթիքէլ, էփօփլէ՛քթիք ած. Կաթուածոյ, կաթուածական ախտի։

A'poplexy է՛փօփլէքսի գ. Կաթուած, անդամալուծութիւն։

Apória էփօ՛րիէ գ. Տարակոյս կամ տարակուսանք (ըստ ճարտասանից)։

Aporrhóea էփօրրի՛է գ. Հոսումն, հոսանք, բղխումն։

Aposiopésis էփօժիօփի՛սիս գ. Լռութիւն (ըստ ճարտասանից)։

Apóstasy էփօ՛սթէսի գ. Ուրացութիւն, ուրացումն, ապստամբութիւն 'ի հաւատոց։

Apóstate էփօ՛սթէյթ գ. Ուրացող, ապըստամբ 'ի հաւատոց։

Apostátical էփօսթէ՛թիքէլ ած. Ուրացութեան, իբրև ուրացութիւն։

To Apóstatize էփօ՛սթէթայզ բ, չ. Ուրանալ զհաւատս, ապստամբել 'ի հաւատոց։

To Apóstemate էփօ՛սթիմէյթ բ, չ. Պալարանալ, խաղաւարտիլ։

Apostemátion էփօսթիմէ՛շըն գ. Պալարումն, խաղաւարտիլն, շարաւոտիլն։

A'posteme կամ A'postume է՛փօսթիմ, է՛փօսթիում գ. Խաղաւարտ, վէրք, պալար շարաւալից։

Apóstle էփօ՛սլ գ. Առաքեալ։

Apóstleship էփօ՛սլշիփ գ. Առաքելութի, պաշտօն կամ պատիւ առաքելութեան։

Apostólical էփօսթօ՛լիքէլ ած. Առաքելական, առաքելաւանդ, առաքելապատում, առաքելաքարոզ, առաքելուսոյց։

Apostólically էփօսթօ՛լիքէլլի մ. Առաքելաբար, առաքելօրէն, իբրև զառաքեալ։

Apostólick էփօսթօ՛լիք ած. Առաքելական, առաքելաւանդ։

Apóstrophe էփօ՛սթրօֆի գ. Բացադարձութի (ըստ ճարտասանից). ապաթարց (ըստ քերականաց)։

To Apóstrophize էփօ՛սթրօֆայզ բ, ն. Առնել զբացադարձութիւն, բացադարձութեամբ խօսել ընդ ումեք, դարձուցանել զբանս առ այլ ոք։

A'postume է՛փօսթիում գ. Տես Aposteme.

Apóthecary էփօ՛թհիքէրի գ. Դեղավաճառ, դեղագործ, դեղավաճառ։

A'pothegm է՛փօթհէմ գ. Տ. Apophthegm.

Apothéosis էփօթհի՛օսիս գ. Աստուածացուցումն, դիւցականացութիւն։

Apótome էփօ՛թօմի գ. Հատուած, մնացուած կամ տարբերութիւն երկուց անչափակից քանակութեանց։

A'pozem է՛փօզէմ գ. Բժշկական ըմպելի ինչ եփեալ։

To Appál էփփօ՛լ բ, ն. Երկեցուցանել, զարհուրեցուցանել, ահաբեկ առնել։

Appálement էփփօ՛լմէնթ գ. Ահարկութի, ահ, երկիւղ, զարհուրանք, ահաբեկութի։

A'ppanage է՛փփէնէյճ գ. Պաշտօնական, գերդաստանք կարգեալ 'ի հասոյթ կրտսեր որդւոց իշխանաց կամ արքայորդւոց։

Apparátus էփփէրէ՛թըս գ. Հանդերձանք, պատրաստութիւնք, սպասք, զարդք, կազմածք, չուք։

Appárel էփփէ՛րէլ գ. Զգեստ, հանդերձ, զարդ, սպասք։

To Appárel, բ, ն. Զգեցուցանել, զգեստաւորել. հանդերձել, զարդարել, յօրինել, կազմել, վառել։

Appárent էփփէ՛րէնթ ած. Յայտնի, քաջայայտ. երևութական, առ երևս, առ երևոյթ. արտաքին, տեսանելի. ստոյգ, հաւաստի. երևելի, ծանուցեալ։

Appárently էփփէ՛րէնթլի մ. Յայտնի, յայտնապէս, երևելապէս, համարձակ։

Apparítion էփփէրի՛շըն գ. Երևումն, տեսութիւն, յայտնութիւն. երևոյթ, տեսիլ, կերպարանք. ցնորք, տեսիլ առ աչօք. երևոյթ ինչ, տեսիլ միայն։

Appáritor էփփէ՛րիթըր գ. Ստորին պաշտօնեայ, սպասաւոր, փոքրաւոր։

To Appáy էփփէ՛յ բ, ն. Հաճեցուցանել, շատացուցանել, գոհ առնել։

To Appéach էփփի՛չ բ, ն. Ամբաստան, չարախօս կամ բանսարկու լինել. պարսաւել, պախարակել, մեղադիր կամ պարսաւադէտ լինել, դատափետ առնել, բամբասել։

Appéachment էփփի՛չմէնթ գ. Ամբաստանութիւն, չարախօսութիւն, բանսարկութիւն, դատախազութիւն, ստգտանք, մեղադրութիւն։

To Appéal էփփի՛լ ը, չ. Բողոքել, բողոք ունել կամ արկանել առ դատաւորն, կոչել յատեան. բողոք արկանել ումեք, կոչել վկայ. ամբաստան կամ չարախօս լինել զումեքէ:

Appéal, գ. Բողոք, բողոքումն. բողոքարկութի. ամբաստանութիւն, դատախազութիւն. կոչումն յատեան. կոչումն 'ի վկայ:

Appéalant էփփի՛լէնթ գ. Բողոքիչ, բողոքարկու:

To Appéar էփփի՛ր ը, չ. Երեւել, տեսանիլ, յայտնի կամ երեւելի լինել. յայտնիլ, երեւութանալ. յանդիման լինել, կացուցանել զանձն առաջի. յայտ կամ քաջայայտ լինել. ցուցանիլ, ցուցանել զանձն:

Appéarance էփփի՛րէնս գ. Երեւումն. երեւոյթ, նշան երեւման. տեսիլ, տեսութի. մուտք. յայտնութիւն. յանդիմանութի, երեւումն յատենի. ցոյց, ցուցումն. նմանութիւն, նշմարանք:

Appéarer էփփի՛րըր գ. Որ երեւի կամ յանդիման լինի:

Appéasable էփփի՛զէպըլ ած. Հաշտելի, զոր մարթ է հանդարտել կամ խաղաղացուցանել, զիջանող, զիջողական:

Appéasableness էփփի՛զէպլնէս գ. Զիջողականութիւն, զիջումն, հանդարտութի, անդորրութիւն:

To Appéase էփփի՛զ ը, ն. Խաղաղացուցանել, հանդարտել, հանդարտեցուցանել, անդորրացուցանել, զիջուցանել. հաշտեցուցանել, մեղմանել. շիջուցանել, բառնալ:

Appéasement էփփի՛զմէնթ գ. Հանդարտութիւն, խաղաղութիւն, անդորրութի, զիջումն:

Appéaser էփփի՛զըր գ. Հաշտարար, խաղաղարար, հանդարտիչ, խաղաղիչ:

Appéllant էփփէ՛լլէնթ գ. Դատախազ, որ կոչէ 'ի դատաստան. բողոքիչ, բողոքարկու, որ բողոքէ:

Appéllate էփփէ՛լլէյթ գ. Բողոքեալ, ամբաստանեալ, կոչեալ 'ի դատաստան:

Appellátion էփփէլլէ՛յշըն գ. Կոչումն, յորջորջումն, անուն, անուանակոչութի:

Appéllative էփփէ՛լլէթիվ գ. Յորջորջական կամ հասարակ անուն (ըստ քերականաց):

Appéllatively էփփէ՛լլէթիվլի մ. Ըստ յորջորջական կամ ըստ հասարակ անուանց:

Appéllatory էփփէ՛լլէթըրի ած. Բողոքական կամ ամբաստանական:

Appéllee էփփէ՛լլի գ. Բողոքեալ կամ ամբաստանեալ ոք:

To Appénd էփփէ՛նտ ը, ն. Կախել, հաստատել. յաւելուլ, դնել 'ի վերայ:

Appéndage էփփէ՛նտէյճ գ. Յաւելուած, յաւելումն:

Appéndant էփփէ՛նտէնթ ած. Կախեալ, հաստատեալ. յաւելեալ, կից, յարակից, որ ընդ նմա. վերաբերեալ, որ հայի 'ի:

Appéndant, գ. Հետեւանք, յաւելուած:

To Appéndicate էփփէ՛նտիքէյթ ը, ն. Յաւելուլ, կցել ընդ:

Appendicátion էփփէնտիքէ՛յշըն գ. Յաւելուած, յարակցութիւն:

Appéndix էփփէ՛նտիքս գ. Յաւելուած, յաւելումն. յարակցութիւն, հետեւանք, ընթացակցութիւն, զուգընթացութիւն:

To Appertáin էփփէրթէ՛յն ը, չ. Վերաբերիլ, հայիլ, պատշաճիլ, վայելել, անկ լինել, պատկանիլ:

Appertáinment էփփէրթէ՛յնմէնթ գ. Պատշաճութիւն, պարտք կամ իրաւունք (պաշտաման):

Appértenance էփփէ՛րթինէնս գ. Վերաբերութիւն, յարաբերութիւն, պատշաճութիւն, հետեւանք:

Appértinent էփփէ՛րթինէնթ ած. Վերաբերեալ, յարաբերեալ, պատշաճ, որ հայի կամ անկ է, պատկանեալ:

A'ppetence *կամ* A'ppetency է՛փփիթէնս, է՛փփիթէնսի գ. Սէր մարմնական, ցանկութիւն, տարփանք:

Appetibílity էփփէթիպի՛լիթի գ. Հաճոյութիւն, ախորժական կամ ցանկալի լինելն, գեղեցկութիւն:

A'ppetible է՛փփիթիպըլ ած. Ցանկալի, ախորժական, գեղեցիկ:

A'ppetite է՛փփիթայթ գ. Ախորժակ, սէր, փափաք, իղձ, տենչ, յօժարութիւն. ցանկութիւն, տարփանք, տարփանք. ախորժ, քաղց:

Appetítion էփփիթի՛շըն գ. Ախորժ, ցանկութիւն, փափաք:

A'ppetitive է՛փփիթիթիվ ած. Ցանկական, որ ցանկայ կամ ախորժէ:

To Appláud էփփլօ՛տ ը, ն. Ծափս հարկանել, գովել ծափաձայն. գովել, հռչակել:

Appláuder էփփլօ՛տըր գ. Գովիչ, ծափաձայն, որ գովէ կամ հռչակէ:

Appláuse էփփլօ՛զ գ. Ծափաձայնութիւն, ծափաձայն գովեստ, գովութիւն, հաճուն:

A'pple է՛փփըլ գ. Խնձոր. բիբ աչաց:

A'pple-tree է՛փփըլթրի գ. Ծառ խնձորոյ, խնձորենի:

A'pple-woman է՛փփըլ-ուումըն գ. Կին խնձորավաճառ:

Applíable էփփլա՛յէպըլ ած. Մերձեցուցանելի, յարմար, քաջադէպ, 'ի դէպ:

Applíance էփփլա՛յէնս գ. Մերձեցուցումն, մատուցումն. դեղ, դարման:

Applicability էփփլիքէպիլիթի գ. Մերձեցուցանելութիւն, յարմարութիւն, քաջադիպութիւն:

A'pplicable էփփլիքէպլ ած. Մերձեցուցանելի, յարմար, 'ի դէպ, քաջադէպ:

A'pplicableness էփփլիքէպլնէս գ. Յարմարութիւն, քաջադիպութիւն:

A'pplicably էփփլիքէպլի մ. Յարմարապէս, 'ի դէպ, քաջավայելուչ:

A'pplicate էփփլիքէյթ գ. Ճառամերձ կամ կարգեալ գիծ (երկրաչափական):

Applicátion էփփլիքէյշըն գ. Մերձեցուցումն, մատուցումն, դիրք. դեղ, դարման, հնարք. կիրառութիւն, գործադրութիւն. դիտումն, դիտաւորութիւն, մտադրութի՛ն, ուշադրութիւն, փոյթ ուշի ուշով. պարապումն, զբաղումն. յարակցութիւն, յարմարումն:

A'pplicative էփփլիքէթիվ ած. Մերձեցուցիչ, գործադիր:

A'pplicatory էփփլիքէթըրի գ. Մերձեցուցիչ, որ մերձեցուցանէ:

To Apply էփփլայ բ. ն. Մերձեցուցանել, մատուցանել, յարել, մերձ դնել. դնել 'ի վերայ. յարմարել, պատշաճել, պատկանել. 'ի կիր արկանել, վարել. միտ կամ ուշ դնել, մտադիր կամ ուշադիր լինել, պարապիլ, տալ զանձն. դիմել, ապաստան լինել, ապաւինիլ. ուղղել զբանս, խօսել ընդ. զբաղեցուցանել, յամեցուցանել, պարապեցուցանել, ունել:

To Appóint էփփօյնթ բ, ն. Սահմանել, կարգել, դնել, կացուցանել. հաստատել, որոշել. կազմել, հանդերձել:

Appóinter էփփօյնթըր գ. Սահմանիչ, որ կարգէ կամ սահմանէ:

Appóintment էփփօյնթմէնթ գ. Հաստատութիւն, դաշն, ժամադրութիւն. որոշումն, վճիռ. կանոն, պայման, սահման, օրէնք, պատուէր, հրաման. հանդերձանք, կազմութիւն, պատրաստութիւն, պաշար. թոշակ, ռոճիկ:

To Appórtion էփփօրշըն բ, ն. Բաժանել 'ի հաւասար մասունս, հաւասար չափել:

Appórtionment էփփօրշընմէնթ գ. Հաւասար բաժանումն կամ բաժին, հաւասարաչափութիւն:

To Appóse էփփօզ բ, ն. Հարցումն առնել աշակերտին, հարցանել, քննել զդասս աշակերտին, հարցաքննել:

A'pposite էփփօզիթ ած. Յարմար, վայելուչ, քաջադէպ, քաջայարմար, քաջավայելուչ, բարեյարմար:

A'ppositely էփփօզիթլի մ. Յարմարապէս, վայելչաբար, վայելուչ իմն, 'ի ճահ, ճահողապէս, 'ի դէպ, պատկանաբար:

A'ppositeness էփփօզիթնէս գ. Յարմարութիւն, պատկանութիւն, վայելչութի՛ն, ճահողութիւն, բարեվայելչութիւն, քաջայարմարութիւն:

Apposítion էփփօզիշըն գ. Յարադրութիւն, յաւելուած, յաւելումն. բացայայտիչ (ըստ քերականաց):

To Appráise էփփրէյզ բ, ն. Գին հատանել, արժեցուցանել:

Appráiser էփփրէյզըր գ. Գնահատու, գնահատ, արժեցուցիչ:

To Appréciate էփփրիշիէյթ բ, ն. Գին հատանել, արժեցուցանել:

To Apprehénd էփփրիհէնտ բ, ն. Ունել, ըմբռնել. 'ի ձեռս բերել, ձերբակալ առնել. ըմբռնել միտք, հասանել 'ի վերայ, իմանալ, առնուլ 'ի միտ. երկնչիլ, զարհուրիլ, պակնուլ:

Apprehénder էփփրիհէնտըր գ. Ըմբռնող, որ 'ի միտ առնու կամ հասանէ 'ի վերայ:

Apprehénsible էփփրիհէնսիպլ ած. Ըմբռնելի, իմանալի:

Apprehénsion էփփրիհէնշըն գ. Ըմբռնումն, ծանօթութիւն. կարծիք, միտք. հասողութիւն, ըմբռնողութիւն, արագութիւն մտաց, քաջուշութիւն. ահ, երկիւղ, սոսկումն. կասկած, երեւակայութիւն. ըմբռնումն, կալանաւորութիւն, որս, ձերբակալութիւն:

Apprehénsive էփփրիհէնսիվ ած. Արագամիտ, քաջուշիմ, մտավարժ, նրբամիտ, ճարտարամիտ. երկչոտ, կասկածոտ. ըղձայուն, դիւրազգած:

Apprehénsively էփփրիհէնսիվլի մ. Արագութեամբ մտաց, ուշիմութեամբ. երկչոտութեամբ:

Apprehénsiveness էփփրիհէնսիվնէս գ. Ըմբռնողութիւն, հասողութիւն, արագամտութիւն:

Appréntice էփփրէնթիս գ. Աշակերտութիւն (սահմանեալ ժամանակաւ, և պայմանօք):

To Appréntice, բ, ն. Տալ կամ դնել յաշակերտութիւն առ ոսս ուրուք:

Appréntichood էփփրէնթիսհուտ գ. Ժամանակ աշակերտութեան:

Appréntic eship էփփրէնթիսշիփ գ. Աշակերտութիւն, ժամանակ աշակերտութե՛:

To Apprize էփփրայզ բ, ն. Ուսուցանել, ծանուցանել, տեղեակ առնել, ցուցանել:

To Appróach էփփրօչ բ, չ. Մատչիլ, հուպ կամ մերձ լինել. մերձենալ, հասանել. հուպ մատչիլ, մօտիլ, մերձաւոր կամ ազգակից լինել, նմանիլ:

To Appróach, բ, ն. Մերձեցուցանել, առընթեր մատուցանել. մերձենալ, մատ-

չել առընթեր, հպաւորել:

Appróach, գ. Մատչումն, մերձեցումն, գալուստ, մուտք. ընդհարումն, բախումն. հասանելն, ժամանումն:

Appróacher էփփրօ՛չըր գ. Որ մերձենայ կամ մատչի, մերձեցող, մատչող:

Appróachment էփփրօ՛չմէնթ գ. Մատչումն, մերձեցումն, հպաւորութիւն, մերձաւորութիւն:

Approbátion էփփրօպէ՛շըն գ. Հաւանութիւն, հաճութիւն, ընդունելութիւն. վկայութիւն, հաստատութիւն, ցուցումն:

Appróof էփփրո՛ւֆ գ. Հաւանութիւն, հաստատութիւն, ցուցումն (ոչ է 'ի կիր):

To Appropínque էփփրօփի՛նք բ, չ. Մերձենալ, հուպ մատչիլ (ոչ է 'ի կիր):

Apprópriable էփփրօ՛փրիէպըլ ած. Զոր մարթ է սեպհականել:

To Apprópriate էփփրօ՛փրիէյթ բ, ն. Սեպհականել, առանձին ինն կարգել կամ որոշել. իւրացուցանել, գրաւել անձին. յատկացուցանել, կապել. օտարացուցանել կամ զատանել (ըստ իրաւագիտաց):

Apprópriate, ած. Յատուկ, սեպհական, յատկացուցեալ, առանձին ինն, սեպհականեալ, որոշեալ:

Appropriátion էփփրօփրիէ՛շըն գ. Սեպհականութիւն. իւրացուցանելն, գրաւումն. յատկացուցումն, որոշումն, կապումն. զատումն կամ օտարացուցումն (ըստ իրաւագիտաց):

Appropriátor էփփրօփրիէ՛յթըր գ. Սեպհականող, սեպհականութեամբ ստացող:

Appróvable էփփրո՛ւվէպըլ ած. Հաճելի, հաւանելի, ընդունելի. հաւատարիմ, վաւերական, արժանի ընդունելութեան:

Appróval էփփրո՛ւվըլ գ. Հաւանութիւն, հաճութիւն:

Appróvance էփփրո՛ւվէնս գ. Հաճութի, հաւանութիւն (ոչ է 'ի կիր):

To Appróve էփփրո՛ւվ բ, ն. Հաճիլ, հաւանիլ, հաւան գտանիլ. ընդունիլ. ցուցանել, յայտ առնել. փորձել, զփորձ առնուլ. վկայել, հաստատել, կնքել, վաւերացուցանել:

Apprôvement էփփրո՛ւվմէնթ գ. Հաւանութիւն, հաճութիւն:

Appróver էփփրո՛ւվըր գ. Հաւանող, որ հաճի կամ հաւանի. փորձաւու, որ փորձէ կամ զփորձ առնու. յանցաւոր կամ մատնիչ՝ ամբաստան ընկերի իւրոյ (ըստ իրաւագիտաց):

Appróximate էփփրօ՛քսիմէյթ ած. Մերձաւոր, հպաւոր:

To Appróximate, բ, ն. Մերձեցուցանել, հպաւորել, հպեցուցանել, առընթեր մատուցանել:

Approximátion էփփրօքսիմէ՛շըն գ. Մերձաւորութիւն, հպաւորութիւն, առընթեր մատչումն:

Appúlse էփփը՛լս գ. Հարուած, զարկուած, բախելն, բախումն:

A'pricot կամ A'pricock էփրիքօթ, էփրիքօք գ. Ծիրան:

A'pricot-tree, գ. Ծիրանենի, ծառ ծիրանոյ:

A'pril էփրիլ գ. Ապրիլ (ամիս):

A'pron էփրըն գ. Վենջակ, սփածանելի, գոգնոց. ծածկոյթ ծակու վառօդոյ հրացանին:

A'pron-man, գ. Արհեստաւոր, գործաւոր՝ որ կրէ զվենջակ զառաջեաւ, այր վենջակաւոր:

A'proned էփրընտ ած. Սփածեալ վենջակաւ, վենջակաւոր:

A'psis էփսիս գ. Նախկին կամ վերջին կէտ հեռաւորութեան յարեգակնէ կամ յերկրէ: Յոգն. apsides.

Apt էփթ ած. Յարմար, պատշաճ, վայելուչ, քաջադէպ, յաջողակ, ճարտար. յօժար, դիւրապատրաստ, ինքնակամ:

To Apt, բ, ն. Յարմարել, պատշաճել. յարդարել, պատրաստել, տրամադրել:

To A'ptate էփթէյթ բ, ն. Յարմարել, պատշաճել:

A'ptitude էփթիթիուտ գ. Յարմարութի, պատշաճութիւն, վայելչութիւն, յաջողակութիւն, տրամադրութիւն, պատրաստութիւն. յօժարութիւն, միտումն:

A'ptly էփթլի մ. Յարմարապէս, ըստ պատշաճի, վայելուչ ինն, 'ի դէպ, 'ի ճահ, ճահողակի. կարի քաջ, կարի յիրաւունս. ինքնին, հեշտեաւ, քաջ, ընդ փոյթ, անդէն և անդ, ճարտարութեամբ ինն:

A'ptness էփթնէս գ. Յարմարութիւն, վայելչութիւն, պատշաճութիւն. յաջողակութիւն, ճարտարութիւն, ուշիմութիւն. տրամադրութիւն, պատրաստութիւն, դիւրութիւն, հնարք. ձգումն, միտումն:

A'ptote էփթօթ գ. Անհոլով անուն կամ բառ (ըստ քերականաց):

A'qua էքուէ գ. Ջուր (բառ լատին):

Aqua fórtis էքուէ-ֆօ՛րթիս գ. Թթնատաջուր:

Aqua marína էքուէ-մէրա՛յնէ գ. Ջուր ծովային (քար ծովագոյն բիւրեղանման):

Aqua vítae էքուէ-վա՛յթի գ. Յքի, օղի:

Aquátick էքուէ՛թիք ած. Ջրային, ջրական, ջրակենցաղ, ջրածին, ջրաբոյս:

A'quatile էքուէթիլ ած. Ջրական, ջրակենցաղ:

A'queduct է՛քուիտըքթ գ. Ջրանցք, ջրմուղ:

A'queous է՛քուիըս ած. Ջրային, ջրեղէն, ջրական:

A'queousness է՛քուիըսնէս գ. Ջրեղինութիւն, ջրականութիւն:

A'quiline է՛քուիլին ած. Արծուային (ունչ): Nose aquiline, ածուռենկն կամ արծուռնգն:

A'quilon է՛քուիլըն գ. Հողմն հիւսիսոյ, հիւսիսային հողմն:

Aquóse էքուօ՛ս ած. Ջրեղէն, ջրական, ջրալից:

Aquósity էքուօ՛սիթի գ. Ջրականութիւն:

A'rable է՛րէպըլ ած. Զոր մարթ է ակօսաբեկ կամ արօրադիր առնել, արօրադրելի, մշակելի:

Arachnoídes էրէքնօ՛յտիզ գ. Սարդաձեւակ կամ նման սարդի ոստայնի (թաղանդ):

Aráignee էրէ՛յնի գ. Սարդ կամ մանուած (բառ ականահատաց):

Aráneous էրէ՛յնիըս ած. Նման սարդի ոստայնի:

Arátion էրէ՛յշըն գ. Հերկ, արօրադրութիւն:

A'ratory է՛րէթըրի ած. Որով մարթ է հերկել կամ արօրադիր առնել:

A'rbalist ա՛րպէլիսթ գ. Բալլաստր, ուղմ. բաձիգ բաբան:

A'rbiter ա՛րպիթըր գ. Միջնորդ դատաւոր, իրաւարար. դատաւոր, իշխան:

A'rbitrable ա՛րպիթրէպըլ ած. Կամաւոր, ինքնակամ, բացարձակ, ինքնիշխան:

Arbítrament արպի՛թրէմէնթ գ. Ընտրութիւն կամաց, կամք, ինքնիշխանութիւն:

A'rbitrarily ա՛րպիթրէրիլի մ. Կամովին, կամօք, ընտրութեամբ կամաց, բացարձակ, ինքնիշխան, ինքնակամ, ըստ կամս, ըստ հաճոյից, ազատօրէն, տէրաբար, իշխանաբար:

A'rbitrariness ա՛րպիթրէրինէս գ. Բռնութիւն, բռնակալութիւն, բռնաւորութիւն, ինքնիշխան տէրութիւն, բացարձակ իշխանութիւն:

Arbitrárious արպիթրէ՛րիըս ած. Կամաւոր, ինքնակամ, ըստ հաճոյս, ազատ, բացարձակ, ինքնիշխան, ըստ կամս:

Arbitráriously արպիթրէ՛րիըսլի մ. Ինքնակամ, ըստ հաճոյս, ըստ կամս:

A'rbitrary ա՛րպիթրէրի ած. Ազատ, բացարձակ, ինքնիշխան. ինքնակամ, կամաւոր, կամայական, անձնիշխան. ըստ հաճոյս, ըստ կամս, ըստ քմաց:

To A'rbitrate ա՛րպիթրէյթ բ. ն. Վճռել, որոշել. դատել, դատաստան առնել:

To A'rbitrate, բ, չ. Դատել, դատաստան առնել:

Arbitrátion արպիթրէ՛յշըն գ. Դատաստան կամ վճիռ միջնորդ դատաւորի:

Arbitrátor արպիթրէ՛յթըր գ. Միջնորդ դատաւոր. իշխան, կառավար, տէր. դատաւոր, իրաւարար. որոշիչ, վճռատու, վճռաբան. որ տայ զվախճան:

Arbítrement արպի՛թրիմէնթ գ. Ընտրութիւն, որոշումն, վճիռ. միջնորդութիւն:

A'rborary ա՛րպօրէրի ած. Ծառական, ծառոյ:

Arbóreous արպօ՛րիըս ած. Ծառական, ծառատունկ, որ բուսուցանէ զծառ. բուսեալ կամ աճեցեալ ՚ի վերայ ծառոյ:

A'rboret ա՛րպօրէթ գ. Ծառ փոքրիկ, տունկ, ծառատունկ, մացառ:

A'rborist ա՛րպօրիսթ գ. Տնկաբան, տնկագէտ, որ մշակէ զծառս կամ զտունկս, պարապեալ յուսումն ծառոց:

A'rborous ա՛րպօրըս ած. Ծառական, ծառոյ, անկախիտ, ծառալից:

A'rbour ա՛րպըր գ. Սարփինոյ, տեղի հովանաւոր ծածկեալ ոստովք ծառոց:

A'rbuscle ա՛րպըսըլ գ. Տունկ, մացառ, ծառ փոքրիկ, թուփ:

A'rbute ա՛րպիութ գ. Մաթուղենի:

Arc արք գ. Աղեղն կամ հատուած բոլորակի. կամար:

Arcáde արքէ՛յտ գ. Կամարակապ, յարկ կամարակապ կամ ծածկեալ ՚ի կամարաց:

Arcánum արքէ՛յնըմ գ. Գաղտնիք:

Arch արչ գ. Աղեղն բոլորակի. կամար. կամար կամ խորան երկնից. իշխան, պետ:

To Arch, բ, ն. Կամար յօրինել. ծածկել կամարաւ. կամարաձեւ յօրինել կամ կազմել, ձեւացուցանել ՚ի կամար կամ յաղեղն:

Arch, ած. Առաջին, գլխաւոր, երեւելի. չար, ժանտ, անզգամ:

Arch, ՚ի բարդութիւնս բառից նշանակէ արքի կամ արչի, նախ, առաջին, պետ. նախադաս ձայնաւորի հնչի արք, զորօրինակ archangel, արքէ՛յնճէլ. իսկ նախադաս բաղաձայնի՝ հնչի արչ, զորօրինակ archbishop, արչպի՛շըփ:

Archángel արքէ՛յնճէլ գ. Հրեշտակապետ. է եւ անուն բուսոյ:

Archangélick արքէնճէ՛լիք ած. Հրեշտակապետական:

Archbéacon արչպի՛քըն գ. Ճակատ կամ ծայր դիտանոցի:

Archbíshop արչպի՛շըփ գ. Արքեպիսկոպոս, եպիսկոպոսապետ:

Archbíshoprick արչպի՛շըփրիք գ. Արքեպիսկոպոսութիւն, եպիսկոպոսապետութիւն:

Archchánter արչչէնթըր գ. Դասապետ, պարագլուխ երգեցողաց:
Archdéacon արչտիքն գ. Աւագ սարկաւագ, նախասարկաւագ:
Archdéaconry արչտիքընրի գ. Աւագ սարկաւագութիւն, նախասարկաւագութիւն:
Archdéaconship արչտիքընշիփ գ. Աւագ սարկաւագութիւն, նախասարկաւագութիւն, պաշտօն նախասարկաւագութեան:
Archdúke արչտիուք գ. Արքի կամ արքի դուքս, աւագ դուքս:
Archdúchess արչտըչէս գ. Աւագ դքսուհի:
Archphilósopher արչֆիլօսօֆըր գ. Առաջին կամ գլուխ իմաստասիրաց, փիլիսոփայապետ:
Archprélate արչփրէլէյթ գ. Առաջնորդապետ, առաջնորդ մեծ (եկեղեցւոյ), գլուխ առաջնորդաց:
Archprésbyter արչփրէսպիթըր գ. Աւագերէց, երիցապետ:
Archaiológick արքէյօլօճիք ած. Հնաբանական, հնաբանութեան:
Archaiólogy արքէյօլօճի գ. Հնաբանութիւն, ճառ զհնութեանց:
A'rchaism արքէյիզմ գ. Հնաբանութիւն կամ հնախօսութիւն, ոճ հին, բառ կամ բան ըստ ոճոյ նախնեաց:
A'rched արչէտ ած. Աղեղնաձև. լարեալ իբրև զաղեղն:
A'rcher արչըր գ. Աղեղնաւոր, նետաձիգ:
A'rchery արչըրի գ. Աղեղնաւորութիւն, նետաձգութիւն:
A'rches-court արչէզ-քօրթ գ. Առաջին ատեան կամ ժողով արքեպիսկոպոսին Կանտարբրիգիոյ:
Archétypal արքէթայփէլ ած. Նախագաղափարական, նախատիպ, սկզբնատիպ:
A'rchetype արքէթայփ գ. Նախատիպ, նախագաղափար, սկզբնատիպ:
A'rcheus արքէըս գ. Իշխանական կամ տիրական (կարողութիւն):
Archidiáconal արքիտայէքընէլ ած. Նախասարկաւագի, աւագ սարկաւագի:
Archiepíscopal արքիէփիսքօփէլ ած. Արքեպիսկոպոսական, եպիսկոպոսապետի:
A'rchitect արքիթէքթ գ. Ճարտարապետ. շինող. Ճարտար, արուեստագէտ:
Architéctive արքիթէքթիվ ած. Ճարտարապետական, ճարտարապետութեան:
Architectónick արքիթէքթօնիք ած. Ճարտարապետական, ճարտարապետ, ճարտար:
A'rchitecture արքիթէքչուր գ. Ճարտարապետութիւն, արհեստ ճարտարապետութեան. ճարտարապետութիւն, շինութիւն:
A'rchitrave արքիթրէյվ գ. Նախագերան կամ մակասին (ըստ ճարտարապետաց):
A'rchives արքայվզ գ. Դիւանք:
A'rchwise արչ-ուայզ մ. Աղեղնաձև կամ կամարաձև:
Arctátion արքթէյշըն գ. Անձկութիւն, սեղմումն:
A'rctick արքթիք ած. Արջային կամ հիւսիսային (բևեռ կամ շրջանակ):
A'rcuate արքիուէյթ ած. Աղեղնաձև, կորաձև, կամարաձև:
Arcuátion արքիուէյշըն գ. Կամարաձևութիւն, կորութիւն:
Arcubálister արքիուպէլիսթըր գ. Նետաձիգ:
Ard, Մասնիկ յաւարտ բառից՝ նշանակէ զկենձակ կամ զբնութիւն, զոր օրինակ Goddard, կօտտարտ-ճայնօ-բնութ:
A'rdency արտէնսի գ. Բորբոք, ջերմութիւն, եռանդն:
A'rdent արտէնթ ած. Հրատապ, կիզանող, հրաբորբոք, վառ'ի վառ, եռանդուն. բուռն, սաստիկ, ուժգին, եռանդագին, տապախառն. վառեալ, բորբոքեալ, ըղձակաթ, խանդակաթ, հարեալ 'ի սէր:
A'rdently արտէնթլի մ. Բորբոքմամբ, եռանդեամբ, ուժգին, եռանդագին:
A'rdour արտըր գ. Տապ, եռանդն, բորբոք, ջերմութիւն. ուժգնութիւն, սաստկութիւն, բռնութիւն. վառեալ, բորբոքեալ:
Ardúity արտիուիթի գ. Դժուարութիւն վայրաց. դժուարութիւն, աշխատութիւն:
A'rduous արճիուըս ած. Խիստ, ծանր, դժուարին:
A'rduousness արճիուըսնէս գ. Խստութիւն, դժուարութիւն:
Are ար Եմք, էք, են (է յոգնականն սահմանական ներկայի բային to be, լինել):
A'rea էյրիէ գ. Միջոց, բակ, կալ. սրահ. հրապարակ. գաւիթ:
To Aréad էրիտ բ, ն. Խրատել, ուղղել (սակաւ 'ի գործ ածի):
Arefáction էրիֆէքշըն գ. Ցամաքութի, ազազումն, չորացումն:
To A'refy էրիֆայ բ, ն. Ցամաքեցուցանել, չորացուցանել, ազազել, ազազեցուցանել, երիթացուցանել:
Arenáceous էրինէշըս ած. Աւազային, աւազանման:
Arenóse էրինօս ած. Աւազային, աւազախառն, աւազուտ:
Arénulous էրէնիուլըս ած. Աւազոտ, խճալից:

Arcótick էրքօ՛թիք ած. Բացողական, որ բանայ զծակսն (դեղ)։

A'rgent ա՛րճէնթ ած. Արծաթի, սպիտակ, արծաթագոյն, արծաթափայլ, արծաթանման։

A'rgil ա՛րճիլ գ. Կաւ բրտի, կաւ։

Argilláceous արճիլլէ՛շըս ած. Կաւեղէն, ՚ի կաւոյ։

Argíllous արճի՛լլըս ած. Կաւեղէն, կաւոտ։

A'rgosy ա՛րկօսի գ. Արգոնաւ (վաճառաբարձ նաւ)։

To A'rgue ա՛րկիու բ, չ. Ջեռնարկել, յառաջ բերել փաստս. հաւանեցուցանել ձեռնարկութեամբ կամ փաստիւ. վիճել, վիճաբանել, առարկել։

To A'rgue, բ, ն. Ցուցանել ձեռնարկութեամբ կամ փաստիւ. յուզել, քննել. ցուցանել, յայտ առնել. յանդիմանել, ամբաստանել. մեղադիր լինել։

A'rguer ա՛րկիուըր գ. Ջեռնարկու, առարկու, վիճաբան, հակառակորդ։

A'rgument ա՛րկիումէնթ գ. Ջեռնարկութիւն, առարկութիւն, փաստ, ցուցումն. առաջարկութիւն, խնդիր, նիւթ. համառօտութիւն, բովանդակութիւն. վէճ, վիճաբանութիւն, կռիւ, հակառակութիւն։

Arguméntal արկիումէ՛նթէլ ած. Ջեռնարկական։

Argumentátion արկիումէնթէ՛շըն գ. Ջեռնարկութիւն, ձեռնարկումն։

Arguméntative արկիումէ՛նթէթիվ ած. Ջեռնարկական, ձեռնարկողական. վիճաբանական։

A'rgute ա՛րկիութ ած. Նուրբ, ուշիմ, համարեղ, խորագէտ։

A'rid է՛րիտ ած. Չոր, ցամաք, աղազուն, երիթացեալ։

Arídity էրի՛տիթի գ. Չորութիւն, ցամաքութիւն, աղազութիւն. նուաղութիւն եռանդեան յաղօթս։

A'ries է՛յրիէզ գ. Խոյ (կենդանակերպ)։

To Aríetate էրա՛յիթէյթ բ, չ. Խեթկել իբրև զխոյ. խեթկել։

Arietátion էրայիթէ՛շըն գ. Խեթկումն. մարտադրութիւն կամ բաղխումն ՚ի ձեռն խոյ մեքենայի. բաղխումն, վանումն։

Ariétta էրիէ՛թթէ գ. Երգ համառօտ, ցուցք։

Aríght էրա՛յթ մ. Ուղղութեամբ, ճշմարտութեամբ, իրաւամբք, արդարութեամբ. անվրէպ, ուղղակի, կշռակի։

Ariolátion էրիօլէ՛շըն գ. Հմայք, գուշակութիւն։

To Aríse էրա՛յզ բ, չ. (կատարեալն լինի arose, և ընդունելութիւնն անցեալ՝ arisen). Ելանել, ծագել, բարձրանալ. յառնել կանգնիլ յոտին, ելանել ՚ի վեր, զարթնուլ ՚ի քնոյ. յառաջ գալ, երևիլ. յառնել ՚ի մեռելոց, կենդանանալ. ծագիլ, բղխել, ծնանիլ. յաջորդել, փոխանակել. յառնել ՚ի վերայ, յարձակիլ, սկսանիլ մարտնչիլ։

Aristócracy էրիստօ՛քրէսի գ. Ազնուապետութիւն։

Aristocrátical էրիստօքրէ՛թիքէլ ած. Ազնուապետական։

Aristocráticalness էրիստօքրէ՛թիքէլնէս գ. Ազնուապետականութիւն։

Aríthmancy էրի՛թմէնսի գ. Թուահմայութիւն, հմայք ՚ի ձեռն թուոց։

Arithmétical էրիթմէ՛թիքէլ ած. Թուաբանական։

Arithmétically էրիթմէ՛թիքէլլի մ. Թուաբանօրէն, ըստ կանոնաց թուաբանութեան։

Arithmetícian էրիթմէթի՛շըն գ. Թուաբան, գիտակ թուաբանութեան։

Aríthmetick էրի՛թմէթիք գ. Թուաբանութիւն, արհեստ թուաբանութեան։

Ark արք գ. Տապանն Նոյի. տապանակն ուխտի կտակարանաց։

Arm արմ գ. Բազուկ, ոստ, ճիւղ, շառաւիղ, բարունակ. բազուկ կամ մուտք ծովու. բազուկ, իշխանութիւն, զօրութիւն, կարողութիւն։

Arm's end, գ. Կարեւոր հեռաւորութիւն (ըստ ըմբշամարտից)։

To Arm, բ, ն. Զինել, վառել, սպառազինել. ծածկել, պատել, ամրացուցանել, յօրինել, կազմել, հանդերձել, պատրաստել։

To Arm, բ, չ. Զինիլ, սպառազինիլ, կազմիլ, վառիլ ՚ի զէն։

Armáda արմէ՛յտէ գ. Նաւատորմիղ, գումարտակ նաւուց, սպառազինութիւն ծովու։

Armadíllo արմէտի՛լլօ գ. Չորքոտանի ինչ Ամերիկոյ զրահաւոր։

A'rmament ա՛րմէմէնթ գ. Համդերձանք զինուց, զօրութիւն, սպառազինութիւն ծովու։

A'rmature ա՛րմէչիուր գ. Զէնք, սպառազինութիւն։

A'rmed chair ա՛րմտ չէյր գ. Աթոռ բազկաւոր, թիկնաթոռ։

Arménian bole արմի՛նիէն պօլ գ. Հայկաւ։

Arménian stone արմի՛նիէն ստօն գ. Քար պատուական կամ ակն Հայաստանեայց, գոճազմ։

Arméntal կամ Arméntine արմէ՛նթէլ, արմէ՛նթին ած. Անդեական, անդեոց։

A'rmgaunt ա՛րմկանթ ած. Նուրբ իբրև զբազուկ. նուրբ, նիհար, ակար։

A'rm-hole ա՛րմ-հօլ գ. Անութատակ:

Armígerous արմիճըրըս ած. Զինակիր:

A'rmillary ա՛րմիլլէրի ած. Մանեկաձև, մանեկաւոր (գունտ):

A'rmillated ա՛րմիլլէթէտ ած. Մանեկաւոր:

Armípotence արմիփօթէնս գ. Զօրութիւն զինուց կամ 'ի պատերազմի:

Armípotent արմիփօթէնթ ած. Զօրաւոր զինու կամ 'ի պատերազմի:

A'rmistice ա՛րմիսթիս գ. Դադարումն զինուց, զինադադարումն:

A'rmlet ա՛րմլէթ գ. Բազկիկ, բազուկ փոքրիկ ('ի ծովու). բազպան (զինուորաց). ապարանջան:

Armóniack արմօ՛նիէք գ. Անուշադր. ամմոնեան աղ (լաւ ևս գրի Ammoniac):

A'rmorer ա՛րմըրըր գ. Զինագործ, զինավաճառ. որ սպառազինէ կամ վառէ 'ի զէնս:

Armórial արմօ՛րիէլ ած. Կնքաց կամ նշանակաց տանց:

A'rmory ա՛րմըրի գ. Զինարան, տուն կամ գանձարան զինուց. զէնք. կնիք կամ նշանակ տանց երևելի արանց:

A'rmour ա՛րմըր գ. Զէնք, սպառազինութիւն:

A'rmour-bearer ա՛րմըր-պէյրըր գ. Զինակիր կամ կապարճակիր:

A'rmpit ա՛րմփիթ գ. Անութ, անութ:

A'rms ա՛րմզ գ. (անեզական) Զէնք, զէն, սպառազինութիւն. զինուորութիւն, մարտ, պատերազմ. կնիք կամ նշանակ տանց:

A'rmy ա՛րմի գ. Զօրք, զինուորութիւն, բազմութիւն զօրաց. բազմութիւն:

Aromátical կամ Aromátick էրօմէ՛թիքէլ, էրօմէ՛թիք ած. Համեմային. անուշահոտ:

Aromáticks էրօմէ՛թիքս գ. Համեմք, դեղորայք. բուրվառայք:

Aromatizátion էրօմէթիզէ՛յշըն գ. Հանդերձանք, բաղադրութիւն համեմոց կամ դեղորէից. խնկումն:

To Arómatize էրօ՛մէթայզ բ, ն. Համեմել, հանդերձել համեմովք. խնկել, լնուլ անուշահոտ խնկովք. անուշահոտ բուրել:

Aróse էրօ՛զ Է կատարեալ ժամանակ բայիս to Arise.

Aróund էրա՛ունտ մ. Շուրջ, շուրջանակի, ակումբ կամ պար առեալ. յամենայն կողմանց:

Aróund, նխ. Շուրջ զ, զ, շուրջանակի:

To Aróuse էրա՛ուզ բ, ն. Զարթուցանել, յարուցանել, կանգնել:

Arów էրօ՛ մ. Կարգաւ, 'ի կարգ անկեալ:

Aróynt էրօ՛յնթ մ. Ի բաց գնա, 'ի բաց կաց:

A'rquebuse ա՛րքուէպըս գ. Հրացան:

A'rquebusier ա՛րքուէպըսիըր գ. Հրացանակիր զինուոր:

Arráck արրէ՛ք գ. Ցքի կամ օղի հանեալ 'ի խոտոյ. խոտ ինչ:

To Arráign էրրէ՛յն բ, ն. Կարգել, դնել 'ի կարգի, դասել. կոչել 'ի հարցափորձ. ամբաստանել, պախարակել, մեղադիր լինել, դատախազել, ամբաստանել:

Arráignment էրրէ՛յնմէնթ գ. Ամբաստանութիւն, չարախօսութիւն. ամբաստանք, մեղադրութիւն, պախարակումն:

To Arránge էրրէ՛նճ բ, ն. Կարգել, դասել, պատրաստել, դնել 'ի կարգի:

Arrángement էրրէ՛նճմէնթ գ. Կարգ, կարգաւորութիւն, դաս, դասաւորութիւն, շարք:

A'rrant է՛րրէնթ ած. Բատմնելի, անհնարին, վատթար, չարաչար, անտանելի:

A'rrantly է՛րրէնթլի մ. Կարի իմն, յանհնարինս, չարաչար, վատթարագոյնս:

A'rras է՛րրէս գ. Օթոց, գորգ կամ պաստառակալ անկուածոյ:

Arráught էրրօ՛թ ած. Բռնան, կապողի:

Arráy էրրէ՛յ գ. Կարգ, դաս, դասաւորութիւն. հանդերձ, զգեստ, զարդ:

To Arráy, բ, ն. Դասել, կարգել, կազմել, հանդերձել. զգեստաւորել, պճնել, զարդարել:

Arráyers էրրէ՛յըրս գ. Պաշտօնեայք կարգեալք 'ի վերայ սպառազինութեան զօրաց:

Arréar էրրի՛ր գ. Մնացորդ կամ մնացուած անվճար, կաց մնաց:

Arréarage էրրի՛րէյճ գ. Մնացորդ, կամ մնացուած հաշուի, դրամք անվճար:

Arrentátion էրրէնթէ՛յշըն գ. Վարձ անտառի:

Arreptítious էրրէփթի՛շըս ած. Յափշտակեալ, կողոպտեալ. սողոսկեալ, գաղտագողի:

Arrést էրրէ՛սթ գ. Արգել, արգելանք. ըմբռնումն, կալանաւորութիւն:

To Arrést, բ. ն. Ունել հրամանաւ դատաւորի. ունել յարգելանս. ունել, ըմբռնել. արգելուլ, խափանել, լնուլ, խցանել:

To Arríde էրրա՛յտ բ, ն. Ծիծաղել. ժպտել, հայել ուրախութեամբ, կամ զուարթադէմ:

Arriére էրրի՛ր գ. Վերջ կամ վերջապահ գունդ զօրաց:

Arrísion էրրի՛ժըն գ. Ժպտումն (անսովոր):

Arríval էրրա՛յվէլ գ. Ժամանումն, հասանելն, գալուստ:

Arrívance էրրա՛յվէնս գ. Գալուստ ընկերաց (անսովոր):

To Arríve էրրա՛յվ բ, չ. Հասանել կամ ու-

նել զցամաք․ հասանել, ժամանել․ ունել, սատանալ․ գալ, պատահել։

To Arróde էրրօտ բ, ն․ Կրծել, մաշել։

A'rrogance կամ A'rrogancy էրրօկէնս, էրրօկէնսի գ․ Յանդգնութիւն, ժպրհութիւն, յանձնապաստանութիւն, գոռոզութիւն։

A'rrogant էրրօկէնթ ած․ Յանդուգն, ժըպիրհ, ձեռներէց, յանձնապաստան, գոռոզ, ամբարտաւան։

A'rrogantly էրրօկէնթլի մ․ Յանդգնաբար, ժպրհութեամբ, ձեռներիցութեամբ, գոռոզաբար, ամբարտաւանս։

A'rrogantness էրրօկէնթնէս գ․ Տես Arrogance.

To A'rrogate էրրօկէյթ բ, ն․ Յափշտակել, անձին գրաւել յանդգնութեամբ կամ գոռոզութեամբ։

Arrogátion էրրօկէյշըն գ․ Յափշտակութիւն կամ գրաւումն անձին գոռոզաբար և կամ յանիրաւի։

Arrósion էրրօժըն գ․ Կրծումն, մաշումն։

A'rrow էրրօ գ․ Նետ, փքին, սլաք։

A'rrowhead էրրօհէտ գ․ Սլաքածայր (խոտ ինչ ջրային)։

A'rrowy էրրօյի ած․ Սլաքային։

Arse արս գ․ Երաստան, յետոյք։ To hang an arse, յետս ընկրկիլ, դանդաղել։

A'rse-foot արս-ֆութ գ․ Է թռչուն ինչ ջրային։

A'rse-smart արս-սմարթ գ․ Խոտ ինչ բուսեալ 'ի գիճին վայրս։

A'rsenal արսենէլ գ․ Զինարան, շտեմարան զինուց։

Arsénical արսէնիքէլ ած․ Զառնիկային, 'ի մկնդեղոյ, որ ունի զմկնդեղ։

A'rsenick արսնիք գ․ Զառնիկ, մկնդեղ։

Art արթ գ․ Արհեստ, արուեստ, գիտութիւն․ հնարք, եղանակ, ճարտարութիւն․ գիտողութիւն, զննութիւն, հմտութիւն։

Artérial արթիրիէլ ած․ Նեարդեան, շնչերակեան, նեարդական, շնչերական։

Arteriótomy արթիրիօթօմի գ․ Շնչերակահատութիւն, նեարդահատութիւն։

A'rtery արթըրի գ․ Շնչափող, շնչերակ, նեարդ։

A'rtful արթֆուլ ած․ Արուեստալից, ճարտարագործ, ճարտարարուեստ, արուեստական, ճարտարաշէն․ ճարտար․ հնարագիտ, յաջողաձեռն։

A'rtfully արթֆուլլի մ․ Արուեստիւ, ճարտարութեամբ, հնարիւք։

A'rtfulness արթֆուլնէս գ․ Ճարտարութիւն, հնարք, հնարագիտութիւն։

Arthrítical կամ Arthrítick արթրիթիքէլ, արթրիթիք ած․ Կաթուածական, կաթուածոյ, յօդուածացաւութեան․ յօդուածական, յօդից կամ յօդուածոյ։

Arthrítis արթրայթիս գ․ Յօդուածացաւութիւն, կաթուած, ցաւ յօդուածոյ, յօդացաւութիւն (ըստ բժշկաց)։

A'rtichoke արթիչօք գ․ Կանգառ ընտանի։

A'rtick արթիք ած․ Արջային, հիւսիսային (ուղղին Arctick)։

A'rticle արթիքըլ գ․ Յօդ, յօդ գլխորոշական․ յօդուած կամ մասն բանի․ պայման, թէութիւն, խնդիր․ կէտ, վայրկեան, պահ։

To A'rticle, բ, չ․ Դաշն կամ պայման դնել, դաշնադիր լինել, ժամ դնել։

To A'rticle, բ, ն․ Բաժանել 'ի մասունս, կամ 'ի յօդուածս, ցուցանել մի ըստ միոջէ։

Artícular արթիքիուլէր ած․ Յօդուածական, յօդից կամ յօդուածոյ։

Artículate արթիքիուլէյթ ած․ Յօդեալ խաղալէօք, ողխաղխեալ․ յօդաւորեալ․ որոշ արտասանեալ․ բաժանեալ 'ի մասունս։

To Artículate, բ, ն․ Յօդել կամ յօդաւորել զբանս, արտասանել, հնչել․ բաժանել 'ի մասունս կամ 'ի յօդուածս․ դաշն կամ պայման դնել, դաշնադիր լինել, հաստատել։

Artículately արթիքիուլէյթլի մ․ Յօդաւորեալ հնչմամբ, արտասանութեամբ։

Artículateness արթիքիուլէյթնէս գ․ Յօդաւորութիւն։

Articulátion արթիքիուլէյշըն գ․ Յօդ, յօդուած, խաղալիք․ յօդումն, յօդաւորութիւն, արտասանութիւն, հնչումն․ ծունր (եղեգանց)։

A'rtifice արթիֆիս գ․ Հնարք, հնարագիտութիւն, խորամանկութիւն, դաւ, մեքենայ․ արուեստ, ճարտարութիւն, հմտութիւն։

Artíficer արթիֆիսըր գ․ Արուեստագէտ, ճարտար, արուեստաւոր, արհեստագործ, ճարտարագործ․ խորամանկ, մեքենայագործ, հնարագործ, ճարտարահնար, ճարտարամիտ, հնարիմաց։

Artifícial արթիֆիշէլ ած․ Արուեստական, արհեստակերտ․ արուեստակեալ, կեղծ, սուտ, անհարազատ․ ինքնահնար, ճարտարահնար։

Artifícially արթիֆիշէլլի մ․ Արհեստիւ, արուեստապէս, մարթանօք, հեթեթանօք․ 'ի ձեռն արուեստի։

Artifícialness արթիֆիշէլնէս գ․ Տես Artfulness.

Artíll'ery արթիլլըրի գ․ (անդգնական)․ Աղեղն նետաձգութեան․ թնդանօթք, հրազէնք։

Artisán արթիզէն գ․ Արհեստաւոր, արհեստագէտ։

A'rtist ա՛րթիսթ գ. Արհեստաւոր, արհեստագէտ. քաջագէտ, հմուտ, ներհուն։

A'rtlessly ա՛րթլէսլի մ. Անարուեստաբար, առանց ճարտարութեան. անկեղծ, պարզ, անարուեստ։

A'rtless ա՛րթլէս ած. Անարուեստ, առանց ճարտարութեան. անկեղծ, աննենգ, անխարդախ. պարզ, անպաճոյճ, անսեթեւեթ։

To A'rtuate ա՛րչիուէյթ բ, ն. Անդամ անդամ յօշել կամ պատառոտել։

Arundináceous էրընտինէ՛շըս ած. Եղեգնեայ, նման եղեգան։

Arundíneous էրընտի՛նիըս ած. Եղեգնուտ, լի եղեգամբք։

As էզ կամ էզ շ. Որպէս. ըստ որում. մինչև, մինչ զի. նոյն օրինակ. որգոն, զորօրինակ. որպէս և. իբր թէ, որպէս թէ, գոգցես. ըստ, ըստ օրինակի. 'ի, մինչդեռ, այն ինչ, յորժամ. քանզի, վասն զի. փոխանակ զի, որովհետև. նոյնպէս, ըստ նըմին օրինակի. զիարդ, որպէս զիարդ. նոյն և, ընդ նմին. որչափ, որքան. և որչափ. որչափ և. իբրև. թէպէտև։ As for, իսկ յաղագս, իսկ վասն։ As if, իբր թէ, իբրև թէ, իբրու թէ։ As to, իբրև, վասն։ As well as, որպէս, ըստ որում, նաև։ As though, որպէս թէ։

A'safoetida է՛սէֆէթիտէ գ. Անգուժատ։

Asarabácca էսէրէպէ՛քքէ գ. Բոյսն ասարոն, նարդ, հօտոմ ամֆուլ։

Asbéstine էզպէ՛սթին ած. Ասբեստեան կամ անկիզանելի։

Asbéstos էզպէ՛սթըս գ. Ասբեստ, կամ անկէզ (քար ինչ)։

Ascárides էսքէ՛րիտիզ գ. Փոքրիկ ճճիք ինչ աղեաց։

To Ascénd էսսէ՛նտ բ, չ. Ելանել, ամբառնալ, բարձրանալ, վերանալ. աստիճան քան զաստիճան յառաջադէմ լինել. լինել յաջողակի ազգահամարի։

To Ascénd, բ, ն. Ելանել 'ի վեր։

Ascéndant էսսէ՛նտէնթ գ. Վերելք աստեղաց. վերելք, բարձրութիւն, իշխանութիւն, իշխողութիւն, հասումն. ուղղակի աստիճան ազգականութեան կամ արենակցութեան։

Ascéndant, գ. Տիրող, իշխեցող, տիրական. վերելակ կամ վերելեակ (աստղ)։

Ascéndency էսսէ՛նտէնսի գ. Իշխողութի, իշխանութիւն, տէրութիւն. ազդեցութի։

Ascénsion էսսէ՛նշըն գ. Ելումն, ելք, վերելք, ծագումն, բարձրացումն. համբարձումն Տեառն. նիւթ վերացեալ կամ բարձրացեալ։

Ascénsion-day էսսէ՛նշըն-տէյ գ. Օր համբարձման Տեառն։

Ascénsive էսսէ՛նսիվ ած. Որ ելանէ կամ բարձրանայ, վերամբարձական։

Ascént էսսէ՛նթ գ. Ելք, ելումն. վերելք. զառ 'ի վեր, բարձրութիւն։

To Ascertáin էսսէրթէ՛յն բ, ն. Ստուգել, հաւաստել, ճշմարտել, վկայել, կնքել, հաստատել. ապահով կամ հաւաստի առնել։

Ascertáiner էսսէրթէ՛յնըր գ. Հաւաստիչ, ստուգիչ, հաստատիչ, որ ցուցանէ կամ հաւաստի առնէ։

Ascertáinment էսսէրթէ՛յնմէնթ գ. Ստուգութիւն, հաւաստութիւն, հաստատութիւն, կանոն հաստատուն կամ հաւաստի։

Ascétick էսսէ՛թիք ած. Ներանձնական, ճգնաւորական։

Ascétick, գ. Ներանձն, ներանձնաւոր, ճգնաւոր, առանձնակեաց։

A'scii է՛սսիի գ. (անեզական). Անստուերք (բնակիչք այրեցած գօտւոյն)։

Ascítes էսսա՛յթիզ գ. Ջրգողութիւն ինչ որովայնի։

Ascítical կամ Ascítick էսսի՛թիքէլ, էսսի՛թիք ած. Ջրգողութեան որովայնի։

Ascitítious էսսիթի՛շըս ած. Յաւելուածոյ, յաւելեալ, եկամուտ, օտար։

Ascríbable էսքրա՛յպէպլ ած. Զոր մարթ է ընծայել կամ վերագրել։

To Ascríbe էսքրա՛յպ բ, ն. Ընծայել, համարել, վերագրել. տալ, մատուցանել։

Ascríption էսքրի՛փշըն գ. Ընծայումն, վերագրութիւն։

Ascriptítious էսքրիփթի՛շըս ած. Ընծայեալ, վերագրեալ։

Ash էշ գ. Հացի, հացի ծառ։

A'sh-coloured է՛շքըլըրտ ած. Ի գոյն հացւոյ, մոխրագոյն, գորշ։

Ashámed էշէ՛յմտ ած. Ամաչեալ, զամօթի հարեալ, ամօթալից, ամօթապարտ։

A'shen է՛շէն ած. Ի հացւոյ, շինեալ 'ի հացի ծառոյ։

A'shes է՛շիզ գ. (ոչ ունի եզական). Աճիւն, մոխիր. հող, ոսկերք։

Ash-wédnesday էշ-ուէ՛նզտէյ գ. Օր մոխրոց, առաջին չորեքշաբաթի քառասնորդաց։

A'shlar է՛շլէր գ. Անտաշ քար։

A'shleering է՛շլիրինկ գ. Բաժանումն 'ի վերնայարկս (ըստ ճարտարապետաց)։

Ashóre էշօ՛ր մ. Ի ցամաքի, 'ի վերայ ցամաքի. ի ցամաք, 'ի ցամաք անդր։

A'shweed է՛շուիտ գ. Խոտ ինչ։

A'shy է՛շի ած. Մոխրագոյն, շաղեալ 'ի գոյն մոխրոյ, այլագունեալ, աժգոյն։

Aside էսա՛յտ մ. Ի կողմանէ, կողմնակի,

առ 'ի շեղ. յայլ կողմն, առ 'ի կողմն, խոտորնակի. մեկուսի, 'ի բացեայ, առանձինն։

A'sinary էսինէրի ած. Իշական, իշոյ։

A'sinine էսինայն ած. Իշական, իշոյ։

To Ask աէսք կամ էսք բ, ն. Խնդրել, հայցել, աղերսել. հարցանել. պահանջել. խնդիր առնել, որոնել։

Askánce կամ Askáunce էսքանս մ. Կողմնակի, առ 'ի կողմն, խոտորնակի, առ 'ի շեղ. մեկուսի։

Askáunt էսքանթ մ. Խոտորնակի, կողմնակի, առ 'ի կողմն, առ 'ի շեղ, մեկուսի։

A'sker էսքըր գ. Խնդրող, հարցանող։

A'sker, գ. Մողէս ինչ ջրային։

Askéw էսքիու մ. Խոտորնակի, խոժոռ, ընդ ակամբ, խեթիւ։

To Asláke էսլէյք բ, ն. Թուլացուցանել, մեղմացուցանել, շիջուցանել։

Aslánt էսլանթ մ. Կողմնակի, խոտորնակի, առ'ի շեղ, 'ի կողմանէ։

Asléep էսլիփ մ. Ի քուն, ննջեալ, զքըննով անկեալ, թմրեալ, թմբրեալ, ընդարմացեալ։

Aslópe էսլօփ մ. Զառ'ի վայր, խոնարհեալ, խոտորնակի, առ'ի շեղ։

Asp կամ A'spick էսփ, էսփիք գ. Ասպիդ (օձ ինչ չարաթոյն). իժ, քարբ։

Asp, գ. Կաղամախի, բարտի։

Aspálathus էսփէլէթըս գ. Տունկ և փայտ անուշահոտ, վարդափայտ։

Aspáragus էսփէրէկըս գ. Ծնեբեկ։

A'spect էսփէքթ գ. Տեսութիւն. տեսիլ, դէմք, կերպարան, երես. հայեցուած. դիրք, կողմն. յարաբերութիւն, նմանութի. հայեցուած մոլորակաց առ միմեանս։

To A'spect, բ. ն. Հայիլ, ակնարկել։

Aspéctable էսփէքթէպլ ած. Տեսանելի, զննելի։

Aspéction էսփէքշըն գ. Հայեցուած, ակնարկութիւն, տեսութիւն, տեսիլ։

A'spen էսփէն ած. Կաղամախի կամ բարտի ծառոյ. շինեալ 'ի կաղամախի կամ 'ի բարտի ծառոյ։

A'sper էսփըր ած. Խիստ, դաժան, կոկորդաձայն, հագագային։

To A'sperate էսփիրէյթ բ, ն. Խստացուցանել, բրտացուցանել։

Asperátion էսփիրէշըն գ. Խստացուցումն։

Asperifólious էսփէրիֆօլիըս ած. Խստատերև, բրտատաղարթ։

Aspérity էսփէրիթի գ. Խստութիւն, կարծրութիւն, անհարթութի, բրտութիւն. խոշորութիւն, սաստկութիւն. դաժանութիւն, վայրենութիւն, գեղջկութի, ժանտութիւն, դժնէութիւն։

Aspernátion էսփըրնէշըն գ. Արհամարհութիւն, անգոսնումն, հեղգութիւն, անհոգութիւն, ղանցառութիւն։

A'sperous էսփիրըս ած. Խիստ, դաժան, անախորժ։

To Aspérse էսփէրս բ, ն. Զրպարտել, չարախօսել, հանել անուն չար, բամբասել ։

Aspérsion էսփէրշըն գ. Ցօղումն, սրսկումն, խառնումն. զրպարտութիւն, չարախօսութիւն, բամբասանք։

Aspháltick էսֆէլթիք ած. Ասփալտեան, կպրային, ձիւթային։

Aspháltos էսֆէլթըս գ. Ասփալտ (կուպր կարծր). նաւթ։

Aspháltum էսֆէլթըմ գ. Քար կպրային կամ նաւթային։

A'sphodel էսֆօտէլ գ. Ծրէշ, (բժշկական և ուտելի բոյս)։

A'spick էսփիք գ. Տես Asp.

To A'spirate էսփիրէյթ բ, ն. Կոկորդաձայն կամ հագագային հնչել։

To A'spirate, բ, չ. Կոկորդաձայն հնչել, ունել ղհագագային հնչումն։

Aspirátion էսփիրէշըն գ. Հառաչանք. անձկութիւն, փափաք, տենչանք. կոկորդաձայն կամ հագագային հնչիւն։

To Aspíre էսփայր բ, չ. Անձկալ, ցանկալ, բաղձալ, տենչալ, փափաքել, հետամուտ լինել, նկրտիլ, թեկն ածել. ելանել 'ի վեր, բարձրանալ, ամբառնալ։

Asportátion էսփօրթէշըն գ. Առեալ տանումն։

Asquínt էսքուինթ մ. Թիւր, խոտորնակի, ոչ ուղիղ։

Ass աէս կամ էս Էշ. ապուշ, բթամիտ։

To Assáil էսսէյլ բ, ն. Յարձակիլ, դիմել 'ի վերայ, 'ի դիմի հարկանիլ. յառնել 'ի վերայ, խաղալ. բամբասել, չարախօսել, դատափետ առնել։

Assáilable էսսէյլէպլ ած. Յորոյ վերայ մարթ է յարձակիլ կամ դիմել. դիւրակռուելի։

Assáilant էսսէյլէնթ գ. Որ յարձակի կամ դիմէ 'ի վերայ, 'ի դիմի հարկանող, յարձակող. դիմամարտ։

Assáilant, ած. Յարձակեալ կամ դիմեալ 'ի վերայ։

Assáiler էսսէյլըր գ. Որ յարձակի 'ի վերայ ուրուք կամ խաղայ։

Assapánick էսսէփէնիք գ. Կենդանի ինչ փոքրիկ։

Assárt էսսարթ գ. Վնաս անտառի 'ի խլելոյ արմատաքի ղծառս։

Assássin կամ Assássinate էսսէսին, էսսէսինէյթ գ. Աւազակ, հուղկահար, սիկա-

բեան, սպանող, մարդասպան:

Assássinate էսսէսսինէյթ գ. Ասպատակութիւն, սպանութիւն, մարդասպանութիւն:

To Assássinate, բ, ն. Ասպատակութեամբ կամ բռնի սպանանել. նենգել, դաւել, կողոպտել:

Assassinátion էսսէսսինէյշըն գ. Ասպատակութիւն, բռնի սպանութիւն, մարդասպանութիւն:

Assassinátor էսսէսսինէյթըր գ. Ասպատակ, սպանող, մարդասպան:

Assátion էսսէյշըն գ. Խորովումն:

Assáult էսսօլթ գ. Յարձակումն, գրոհ, դիմումն 'ի վերայ, արշաւանք, խաղացումն. բռնութիւն. մարտ, Թշնամութիւն. կշտամբանք, նախատինք:

To Assáult, բ, ն. Յարձակիլ, դիմել 'ի վերայ, գրոհ տալ, խաղալ կամ արշաւել 'ի վերայ:

Assáulter էսսօլթըր գ. Յարձակող, որ յարձակի կամ դիմէ 'ի վերայ:

Assáy էսսէյ գ. Փորձ, քննութիւն. հանդէս, ճաշակ. փորձութիւն, նեղութիւն, դժուարութիւն:

To Assáy, բ, ն. Փորձել, փորձ փորձել, զփորձ առնուլ. 'ի փորձ մատուցանել. հանդիսանալ, ճգնիլ, ջանալ:

Assáyer էսսէյըր գ. Փորձիչ. պաշտօնեայ կարգեալ 'ի քննութիւն կամ 'ի փորձ արծաթոյ:

Assectátion էսսէքթէյշըն գ. Արբանեկութիւն:

Assecútion էսսիքիուշըն գ. Ստացումն:

Assémblage էսսէմպլէյճ գ. Հաւաքումն, գումար:

To Assémble էսսէմպլ բ, ն. Հաւաքել, ժողովել, գումարել:

To Assémble, բ, չ. Հաւաքիլ, ժողովիլ, գումարիլ:

Assémbly էսսէմպլի գ. Ժողով, ակումբ, բազմութիւն ժողովեալ:

Assént էսսէնթ գ. Հաւանութիւն, հաճութիւն:

To Assént, բ, չ. Հաւանիլ, հաճիլ, ընդունել, հաւան գտանիլ:

Assentátion էսսէնթէյշըն գ. Հաւանութիւն, հաճութիւն:

Asséntment էսսէնթմէնթ գ. Հաւանութիւն:

To Assért էսսըրթ բ, ն. Պաշտպանել, պաշտպան կալ, ջինջ ունել. հաստատել, պնդել, ստորասել:

Assértion էսսըրշըն գ. Հաստատութիւն, ստորասութիւն. գրութիւն հաւանեալ:

Assértive էսսըրթիվ ած. Հաստատական, ստորասական. հաստատուն, դրական:

Assértor էսսըրթըր գ. Պաշտպան, հաստատող:

To Assérve էսսըրվ բ, ն. Ձեռնտու լինել, օգնել:

To Asséss էսսէս բ, ն. Դնել 'ի վերայ հարկ ինչ դրամոց, պարտական կացուցանել 'ի վճարումն դրամոց ինչ:

Asséssion էսսէշըն գ. Աթոռակցութիւն, մերձակայութիւն:

Asséssment էսսէսմէնթ գ. Հարկ ինչ դրամոց եդեալ 'ի վերայ. հարկապահանջութիւն:

Asséssor էսսէսսըր գ. Դատողակից, օգնական դատաւորի. աթոռակից. հարկապահանջ, հարկահան, հարկադիր:

A'ssets էսսէթս գ. (անեզական). Ինչք բաւական առ ազատ կացուցանել 'ի պարտուց զկտակակատարս կամ զժառանգս:

To Assséver *կամ* *To* Asséverate էսսէվէր, էսսէվըրէյթ բ, ն. Ստուգել, պնդել, իբր երդմամբ հաստատել:

Asseverátion էսսէվըրէյշըն գ. Հաստատութիւն (բանից), պնդումն:

A'sshead էսհէտ գ. Իշագլուխ, բթամիտ:

Assidúity էսսիտիուիթի գ. Հանապազորդութիւն, անդուլ ջանք, փոյթ անդադար:

Assíduous էսսիճիուըս ած. Հանապազորդ, անդուլ, փոյթ, անձանձրոյթ:

Assíduously էսսիճիուըսլի մ. Հանապազ, անդուլ, անպակաս, փութաջան:

Assiénto էսսիէնթօ գ. Ընկերութիւն կամ դաշնադրութիւն Սպանիացւոց վասն վաճառման խափշկաց:

To Assígn էսսայն բ, ն. Կարգել, դնել, կացուցանել, սահմանել, տալ. նշանակել, յայտ առնել. որոշել. ցուցանել. յանձն առնել:

Assígnable էսսայնէպլ ած. Զոր մարթ է կարգել, սահմանելի:

Assignátion էսսիկնէյշըն գ. Ժամադրութիւն, սահման, որոշումն. յանձնարարութիւն:

Assigneé էսսինի գ. Կարգեալ կամ սահմանեալ պաշտօնեայ:

Assígner էսսայնըր գ. Որ կարգէ կամ սահմանէ, որոշիչ:

Assígnment էսսայնմէնթ գ. Որոշումն, կարգումն:

Assímilable էսսիմիլէպլ ած. Զոր մարթ է նմանեցուցանել:

To Assímilate էսսիմիլէյթ բ, ն. Նմանեցուցանել, նոյնացուցանել, փոխարկել 'ի նոյն:

Assímilateness էսսիմիլէյթնէս գ. Նմանութիւն, նոյնութիւն:

Assimilátion էսսիմիլէյշըն գ. Փոխարկութիւն 'ի նոյն. նմանութիւն, նոյնութիւն:

To Assíst էսսիսթ բ, ն. Առընթեր կալ, ձեռնտու լինել, օգնել:

Assístance էսսիսթընս գ. Ընթերակայութիւն, ձեռնտուութիւն, նպաստ, օգնութիւն:

Assístant էսսիսթընթ ած. Ընթերակայ, ձեռնտու, նպաստամատոյց, օգնական:

Assístant, գ. Օգնական, ձեռնտու, օգնիչ:

Assíze էսսայզ գ. Ժողով, խորհուրդ. ատեան, դատաստան. վճիռ, սահման. գին, չափ:

To Assíze, բ, ն. Չափ կամ սահման դնել, վճռել, որոշել:

Assízer էսսայզըր գ. Որ դնէ զչափ, դատաւոր կարգեալ ՚ի վերայ չափուց և կշռոց:

Assóciable էսսօշիէպլ ած. Զոր մարթ է յաւելուլ կամ միաբանել:

To Assóciate էսսօշիէյթ բ, ն. Միաբանել, առնուլ ՚ի նիզակակցութիւն, նիզակակցել, դաշնակցել. ընդունել յընկերութիւն կամ ՚ի բարեկամութիւն. ընկերել, ընկերակից լինել. յաւելուլ, զուգորդել, միաւորել:

Assóciate, ած. Միաբանեալ, ընկերակցեալ, դաշնակցեալ:

Assóciate, գ. Ընկեր, ընկերակից, պաշտօնակից, հաղորդ, զուգորդ. դաշնակից, միաբանեալ:

Associátion էսսօշիէշըն գ. Ընկերութիւն, միաբանութիւն. դաշնակցութիւն, նիզակակցութիւն. հաղորդութիւն, հաղորդակցութիւն. միաւորութիւն, զուգորդութիւն:

A'ssonance էսսօնէնս գ. Միաբանութիւն ձայնի կամ հնչման, համաձայնութիւն, ներդաշնակութիւն:

A'ssonant էսսօնէնթ ած. Համաձայն, ներդաշնակաւոր:

To Assórt էսսօրթ բ, ն. Դնել ՚ի կարգի, վայելուչ կարգել, յարմարել, ընտրանօք դասել:

To Assót էսսօթ բ, ն. Անմտացուցանել, յիմարեցուցանել:

To Assuáge էսսուէյճ բ, ն. Բարեխառնել, չափաւորել, կակղել, մեղմել. խաղաղացուցանել, հանդարտեցուցանել, զիջուցանել. թեթևացուցանել, բառնալ, նուազեցուցանել:

To Assuáge, բ, չ. Թուլանալ, նուաղիլ, հանդարտիլ:

Assuágement էսսուէյճմէնթ գ. Թեթևութիւն, հանդարտութիւն, նուաղութիւն:

Assuáger էսսուէյճըր գ. Որ թեթևացուցանէ կամ հանդարտեցուցանէ:

Assuásive էսսուէսիվ ած. Մեղմացուցիչ, հանդարտեցուցիչ, ամոքարար, քաղցր:

To Assúbjugate էսսըպճիուկէյթ բ, ն. Ի ներքոյ արկանել, խոնարհել, հնազանդեցուցանել:

Assuefáction էսսուիֆէքշըն գ. Սովորոյթ, սովորութիւն, ընտելութիւն:

Assuétude էսսուիթիուտ գ. Սովորութիւն, սովորոյթ, ընտելութիւն:

To Assúme էսսիում բ, ն. Առնուլ. յանձն առնուլ, առնուլ զանձամբ կամ յիւր վերայ. զրաւել, յափշտակել. ենթադրել. յանձին բերել, սեպհականել անձին. վարել յիւր պէտս:

Assúmer էսսիումըր գ. Յանդուգն, որ զրաւէ կամ անձին սեպհականէ:

Assúming էսսիումինկ ած. Յանդուգն, ժըպիրհ, գոռոզ, ամբարտաւան:

Assúmpsit էսսըմսիթ գ. Յանձնառութիւն, հաւանութիւն, խոստումն:

Assúmption էսսըմշըն գ. Առումն, ընդունելութիւն. ենթադրութիւն. վերափոխումն:

Assúmptive էսըմթիվ ած. Առեալ կամ զրաւեալ:

Assúrance էշշուրընս գ. Վստահութիւն, ակնկալութիւն. ստուգութիւն, հաւաստութիւն. ապահովութիւն, աներկիւղութիւն. համարձակութիւն. երաշխաւորութիւն. քաջալերութիւն. վկայութիւն:

To Assúre էշշուր բ, ն. Վստահացուցանել, վստահ առնել. ապահովել. աներկիւղ առնել, քաջալերել, հաստատել, վկայել, երաշխաւոր լինել. խոստանալ առն, խօսել զկնի:

Assúred էշշուրտ ած. Ստոյգ, հաւաստի, անտարակոյս, ապահով. վստահ, աներկիւղ, աներկեան. համարձակ, յանդուգն, յանձնապաստան:

Assúredly էշշուրէտլի մ. Ստուգիւ, հաւաստեաւ, անշուշտ, յիրաւի:

Assúredness էշշուրէտնէս գ. Ստուգութիւն, հաւաստութիւն, աներկիւղութիւն:

Assúrer էշշուրըր գ. Երաշխաւոր, վստահացուցիչ:

A'sterisk էսթէրիսք գ. Աստղանիշ, նշան ՚ի ձև աստեղ ՚ի գիրս:

A'sterism էսթէրիզմ գ. Համաստեղութիւն:

Astérn էսթէրն մ. Ի յետսակողմն, ՚ի յետուստ նաւուն:

To Astért էսթէրթ բ, ն. Դողացուցանել, զարհուրեցուցանել:

A'sthma էսթմը գ. Տնչարգելութիւն, դըժուարաշնչութիւն:

Asthmátical կամ Asthmátick էսթմէթիքըլ, էսթմէթիք ած. Տնչարգել, դժուարաշունչ:

Astónied էսթօ՛նիէտ ած. Հիացեալ, զարմացեալ:

To Astónish էսթօ՛նիշ բ, ն. Ապշեցուցանել, հիացուցանել, զարմացուցանել, յապուշ, յապշութիւն, 'ի հիացումն կամ 'ի զարմացումն կրթել:

Astónishingness էսթօ՛նիշինկնէս գ. Աքանչելութիւն, լինելն հիանալի:

Astónishment էսթօ՛նիշմէնթ գ. Ապշութիւն, հիացումն, զարմանք, զարմացումն, սքանչացումն:

To Astóund էսթօ՛ուունտ բ, ն. Ապշեցուցանել, հիացուցանել:

Astráddle էսթրէ՛տտըլ մ. Արկեալ զմի ոտն յայսկոյս և զմիւսն յայնկոյս, հեծեալ 'ի վերայ, աշտանակեալ:

A'stragal է՛սթրէկէլ գ. Վէգ (զարդ ճարտարապետական վերանմանն):

A'stral է՛սթրէլ ած. Աստղային, աստեղ. աստեղանմանն:

Astráy էսթրէ՛յ մ. Խոտորեալ յուղիղ ճանապարհէ, զարառուղի, խոտորնակ, թիւր:

To Astríct էսթրի՛քթ բ, ն. Սեղմել, պնդել:

Astríction էսթրի՛քշըն գ. Սեղմումն, պնդութիւն:

Astríctive էսթրի՛քթիվ ած. Սեղմիչ, պնդացուցիչ:

Astríctory էսթրի՛քթըրի ած. Սեղմիչ, պնդացուցիչ:

Astríde էսթրա՛յտ մ. Բացեալ զոտս:

Astríferous էսթրի՛ֆէրըս ած. Աստղաւոր, որ ունի կամ կրէ զաստղ:

To Astrínge էսթրի՛նճ բ, ն. Սեղմել, պնդել:

Astríngency էսթրի՛նճէնսի գ. Սեղմումն, պնդութիւն:

Astríngent էսթրի՛նճէնթ ած. Սեղմիչ, պնդացուցիչ:

Astrógraphy էսթրօ՛կրէֆի գ. Աստղագրութիւն կամ աստեղագրութիւն:

A'strolabe է՛սթրօլէպ գ. Աստղագիտակ գործի:

Astróloger էսթրօ՛լօճըր գ. Բաղդէտ, աղթարմայ. աստեղաբաշխ, աստեղագէտ:

Astrológian էսթրօլօ՛ճիէն գ. Տես Astrologer.

Astrológical կամ Astrológick էսթրօլօ՛ճիքէլ, էսթրօլօ՛ճիք ած. Աղթարմայ, աստեղագիտական:

Astrológically էսթրօլօ՛ճիքէլլի մ. Ի ձեռն քաղդէութեան, իբրև աստեղագէտ:

To Astrólogize էսթրօ՛լօճայզ բ, չ. Պարապել յաստեղագիտութիւն, զննել զաղթարս, գուշակել ինչ յաղթարաց:

Astrólogy էսթրօ՛լօճի գ. Աստղագիտութիւն, քաղդէութիւն, գուշակութիւն 'ի ձեռն աղթարաց:

Astrónomer էսթրօ՛նօմըր գ. Աստեղաբաշխ, աստեղաբան, աստեղագէտ:

Astronómical կամ Astronómick էսթրօնօ՛միքէլ, էսթրօնօ՛միք ած. Աստեղաբաշխական, աստեղաբաշխութեան կամ աստեղաբանութեան:

Astronómically էսթրօնօ՛միքէլլի մ. Աստեղաբաշխօրէն, ըստ աստեղաբաշխութեան:

Astrónomy էսթրօ՛նօմի գ. Աստեղաբաշխութիւն, աստեղաբանութիւն:

A'stro-theology է՛սթրօ-թիօլօճի գ. Աստուածաբանութիւն հիմնեալ 'ի վերայ զննութեան աստեղաց:

Asúnder էսը՛նտըր մ. Ուրոյն, առանձին, մեկուսի 'ի միմեանց, 'ի բացեայ:

Asy'lum էսա՛յլըմ գ. Ապաստանարան, տեղի ապաւինի:

Asy'mmetry էսի՛մմէթրի գ. Անհամեմատութիւն, անչափակցութիւն:

A'symptote է՛սիմթօթ գ. Անզուգընթացութիւն երկուց գծից 'ի մի կէտ:

Asy'ndeton էսի՛նտէթըն գ. Անշաղկապումն:

At էթ կամ էթ նխ. Առ, առընթեր, մերձ, հուպ, մօտ, առ երի. 'ի. ընդ. ըստ: At a minute, 'ի միում վայրկենի, իսկոյն: At the very first, անդէն 'ի սկզբանն, նախ զառաջին, անդէն և անդ, իսկոյն: At last, հուսկ յետոյ, ապա, 'ի վախճանի: At the same time, 'ի նմին ժամանակի, միանգամայն, եւ և: At his touch, 'ի մերձենալ, 'ի հուպ լինել կամ 'ի շօշափել նորա: At this news, ընդ այս լուր, ի լսելն զայս: At the sight, 'ի դէմս, առ երեսս, արտաքուստ: At best, 'ի լաւութեան կամ 'ի լաւագոյն պայմանի: At peace, 'ի խաղաղութեան, 'ի հանգստեան, յանդորրու: At large, ընդ երկայն, լայնաբար, ընդարձակ: At ease, դիւրաւ, հեշտեաւ, անդորր, յանդորրու: At a loss, 'ի վտանգի կորստեան: At once, միանգամայն, միահաղոյն, ընդ նմին: What he would be at? զինչ ունի լինել, զինչ կամք են նորա, զինչ կամիցի: At hand, առ ձեռն պատրաստ, մօտալուտ, մերձ: At land, 'ի ցամաքի: At sea, 'ի ծովու: At the prosecution, 'ի վարել անդ զդատն, 'ի դատաստանի անդ: They will not be at the trouble, ոչ կամին աշխատ լինել: At the head, 'ի գլուխ: At this, առ այս, ընդ այս: At my command, առ հրամանս իմ: At it, առ այն, վասն նորին: At our hands, 'ի ձեռաց մերոց, 'ի մէնջ: At this day, այսօր, 'ի սմին աւուր: At all, ամենևին, բնաւին, երբեք:

A'tabal էդէպէլ գ. Տեսակ մը պատերազմական թմբկի:

Ataráxia կամ A'taraxy էդէրէքսիէ, էդէրէքսի գ. Անխռովութիւն, խաղաղութի:

Ate էյդ է կատարեալ ժամանակ բայիս To eat.

A'thanor էթհէնօր գ. Թոնիր կամ փուռն մը քիմիագործաց:

A'theism էյթհիյիզմ գ. Անաստուածութիւն, անկրօնութիւն:

A'theist էյթհիյիսդ գ. Անաստուած, անկրօն:

A'theist, ած. Անաստուած, աստուածուրաց, ամպարիշտ:

Atheístical էյթհիյիսդիքէլ ած. Անաստուած, անկրօն, ամպարիշտ, անօրէն:

Atheístically էյթհիյիսդիքէլլի մ. Անաստուածութեամբ, անաստուածօրէն, անկրօնութեամբ, ամպարշտաբար:

Atheísticalness [illegible] գ. Անաստուածութիւն, անկրօնութիւն:

Atheístick [illegible] ած. Տես Atheistical.

A'theous էյթհիըս ած. Անաստուած, անկրօն, ամպարիշտ:

Atheróma էթհիրօմէ գ. Ճարաւալիր ուռոյց մը գլխոյ:

Atherómatous էթհիրօմէդըս ած. Որ ունի չարաւալից ուռոյց գլխոյ:

Athírst էթհըրսդ մ. Ի ծարաւ, ծարաւեալ, պապակեալ:

Athlétick էթհլէդիք ած. Ըմբշական. քաջամարմին, հաստաբազուկ, զօրաւոր, հուժկու:

Athwárt էթհուօրդ նխ. Խոտորնակի ընդ, անցեալ ընդ մէջ, ընդ մէջ:

Athwárt, մ. Ընդհակառակն, ընդդէմ, խոտորնակի, թիւր. վարկպարազի, վայրապար, տարապարտուց:

Atílt էդիլդ մ. Յարձակմամբ 'ի վերայ, խիզախմամբ, խրոխտանօք. գլխիվայր (եղեալ անօթ):

A'tlas էդլէս գ. Ատլաս, հաւաքումն աշխարհացոյց տախտակաց. տախտակ մեծ կամ թուղթ աշխարհացոյց քառակուսի. խարխախ կամ սիւն շինուածոց. ոլորկ և փայլուն կերպաս:

A'tmosphere էդմօսֆիր գ. Մթնոլորտ:

Atmosphérical էդմօսֆէրիքէլ ած. Մթնոլորտեան:

A'tom էդըմ գ. Հիւլէ, չամանդաղ:

Atómical էդօմիքէլ ած. Հիւլէական, հիւլոյ:

A'tomist էդօմիսդ գ. Հիւլէական, հիւլէական փիլիսոփայ:

A'tomy էդօմի գ. Հիւլէ, հիւղ:

To Atóne էդօն բ, չ. Միաբանիլ, հաշտիլ, քաւիլ:

To Atóne, բ, ն. Միաբանել, հաշտեցուցանել, քաւել:

Atónement էդօնմէնդ գ. Միաբանութի, հաշտութիւն, քաւութիւն:

Atóp էդօփ մ. Ի կատար, յերեսս, 'ի վերայ, 'ի վերայ գլխոյ կամ գագաթան:

Atrabilárian էդրէպիլէրիէն ած. Թխամաղձային, սեւամաղձային:

Atrabilárious էդրէպիլէրիըս ած. Թխամաղձային, սեւամաղձային, տխուր:

Atrabiláriousness էդրէպիլէրիըսնէս գ. Թխամաղձութիւն, սեւամաղձութիւն:

Atraméntal էդրէմէնդէլ ած. Մելանային, թանաքային, սեւակային, սեաւ:

Atraméntous էդրէմէնդըս ած. Տես Atramental.

Atrócious էդրօշըս ած. Ահագին, անհնարին, դաժան, դժնեայ, անգութ, ամարդի, մեծեղեռն:

Atróciously էդրօշըսլի մ. Ահագինս, յանհնարինս, անողորմ:

Atróciousness էդրօշըսնէս գ. Դժնդակութիւն, սաստկութիւն, վայրագութիւն:

Atrócity էդրօսիդի գ. Դաժանութիւն, դժնդակութիւն, սաստկութիւն, անգթութիւն:

A'trophy էդրօֆի գ. Անսնածութի (անհնարին հիւծութի առ 'ի չգոյէ սննդեան):

To Attách էդդէչ բ, ն. Ունել, ըմբռնել, արգելուլ. կապել, յարել. տիրել, ստանալ, հարկանիլ 'ի սէր:

Attáchment էդդէչմէնդ գ. Յարումն, միտումն, սէր. ըմբռնումն, պատանդումն:

To Attáck էդդէք բ, ն. Բաղխել, յարձակիլ կամ դիմել 'ի վերայ. յառնել 'ի վերայ, չարախօսել, զրպարտել, բամբասել:

Attáck, գ. Բաղխիւն, յարձակումն 'ի վերայ, մարտ, դիմումն:

Attácker էդդէքըր գ. Դիմամարտ, յարձակող, որ բաղխէ զթշնամին:

To Attáin էդդէյն բ, ն. Ունել, ստանալ, բերել 'ի ձեռս, տիրել. հասանել, ժամանել. հաւատարիլ, հաւասար լինել. ձեռնհաս լինել:

To Attáin, բ, չ. Հասանել, ժամանել, ունել. 'ի վերայ հասանել, հասու լինել, ըմբռնել, իմանալ:

Attáin, գ. Ստացումն, ստացուած (ոչ է 'ի կիր):

Attáinable էդդէյնէպլ ած. Ստանալի, որում մարթ է հասանել կամ հասու լինել:

Attáinableness էդդէյնէպլնէս գ. Ստանալութիւն:

Attáinder էդդէյնտըր գ. Պարտաւորու-

թիւն, յանցաւորութիւն. արատ յանցանաց, վատահամբաւութիւն, կեղտ անուն, կորուստ անուան։

Attáinment էթթէ՛յնմէնթ գ. *Ստացուած, ստացումն, օգուտ, ժառանգութիւն. հասումն, ըմբռնումն, ժամանումն։*

To Attáint էթթէ՛յնթ բ, ն. *Պատժապարտ կամ յանցաւոր գտանել, ըմբռնել 'ի յանցանս, պարտաւորել. արատաւորել, աղտեղել. վնասել, եղծանել, ապականել. յանցանել, մեղանչել։*

Attáint, գ. *Վնաս, յանցանք. արատ, բիծ. կեղտ, աղտ։*

Attáinture էթթէ՛յնչիուր գ. *Յանցանք, նախատինք, վատ կամ կեղտ անուն, յանդիմանութիւն, կշտամբանք։*

To Attáminate էթթէ՛մինէյթ բ, ն. *Արատաւորել, եղծանել, ապականել, աղտեղել (ոչ է 'ի կիր)։*

To Attémper էթթէ՛մփըր բ, ն. *Խառնել, բարեխառնել. մեղմել, չափաւորել. յարմարել։*

To Attémperate էթթէ՛մփիրէյթ բ, ն. *Յարմարել, պատշաճել, համեմատել։*

To Attémpt էթթէ՛մփթ բ, ն. *Յարձակիլ 'ի վերայ, գիմել. փորձել, ջանալ, ձգնիլ, ձեռն արկանել։*

Attémpt, գ. *Յարձակումն կամ դիմումն 'ի վերայ. փորձ, ձեռնարկ, ձիգն, ջանք, փոյթ։*

Attémptable էթթէ՛մփթէպըլ ած. *Յորոյ վերայ մարթ է յարձակիլ կամ դիմել. զոր մարթ է փորձել։*

Attémpter էթթէ՛մփթըր գ. *Որ յարձակի կամ դիմէ 'ի վերայ, թշնամի. ձեռներէց, որ ջանայ կամ ձգնի։*

To Atténd էթթէ՛նտ բ, ն. *Միտ դնել, ուշ ունել, ունկնդիր կամ մտադիր լինել, լսել, անսալ. սպասել, կալ 'ի սպասու, պաշտել, արբանեկել, ծառայել, կալ 'ի ծառայութեան, սպասաւորկու լինել. սպասել, զգուշանալ, դէտակն ունել, կալ, մնալ. կախեալ կալ, կախիլ, զհետ գալ. դարմանակալ լինել. ակն ունել, դիտել. խնամ կամ փոյթ ունել, հոգալ։*

To Atténd, բ, չ. *Միտ դնել, մտադիր լինել. մնալ, սպասել, ակն ունել։*

Atténdance էթթէ՛նտէնս գ. *Սպաս, սպասաւորութիւն, պաշտօն, սպասաւորութիւն, ծառայութիւն, արբանեկութիւն. պաշտօնեայք, սպասաւորկուք, ծառայք, սպասաւորք, արբանեակք. մտադրութիւն, ուշադրութիւն, փոյթ, խնամ, ջանք. յոյս, ակնկալութիւն։*

Atténdant էթթէ՛նտէնթ ած. *Կարգեալ զկնի, հետեւորդ, որ գնայ զկնի կամ մնայ։*

Atténdant, գ. *Սպասաւոր, պաշտօնեայ, ծառայ, արբանեակ. յուղարկաւոր, որ երթայ զհետ. ունկնդիր, հետեւող, աշակերտ. աւաջնկայ, տեսող. պարտաւորեալ, կախեալ. ընկեր, ընկերակից. ընթերակայ. դարմանակալ։*

Atténder էթթէ՛նտըր գ. *Ընկեր, զուգող։*

Attént, էթթէ՛նթ ած. *Մտադիր, ունկընդիր։*

Atténtates էթթէ՛նթէյթս գ. *Դատաստան զկնի բարձման խափանմանն։*

Atténtion էթթէ՛նշըն գ. *Մտադրութիւն, ունկնդրութիւն։*

Atténtive էթթէ՛նթիվ ած. *Մտադիր, ուշադիր, ունկնդիր։*

Atténtively էթթէ՛նթիվլի մ. *Մտադիր, ուշի ուշով, խնամով, ունկնդրութեամբ, խելամուտ լինելով։*

Atténtiveness էթթէ՛նթիվնէս գ. *Մտադրութիւն, ուշադրութիւն, ունկնդրութիւն*

Atténuant էթթէ՛նիուէնթ ած. *Որ նրբացուցանէ կամ տկարացուցանէ։*

To Atténuate էթթէ՛նիուէյթ բ, ն. *Նրբացուցանել, անօսրացուցանել. լուծանել, քակտել. անզօրացուցանել. տկարացուցանել, նուազեցուցանել։*

Atténuate, ած. *Նրբացուցեալ, անօսրացեալ, անզօրացեալ, լուծեալ, տկարացեալ։*

Attenuátion էթթէնիուէ՛յշըն գ. *Անօսրութիւն, անզօրացումն, նուազութիւն, նրբութիւն։*

A'tter է՛թթըր գ. *Ճարաւ, ապականութիւն, հիւթ ապականեալ։*

To Attést էթթէ՛սթ բ, ն. *Վկայել, տալ վկայութիւն, հաստատել. կոչել վկայ, կոչել 'ի վկայութիւն։*

Attést, գ. *Վկայ, վկայութիւն, հաստատութիւն։*

Attestátion էթթէսթէ՛յշըն գ. *Վկայութիւն, հաստատութիւն, ցուցումն։*

Attíguous էթթի՛կիուըս ած. *Մօտակայ, կից, յարակից։*

To Attínge էթթի՛նճ բ, ն. *Հպիլ (անսովոր)։*

To Attíre էթթա՛յր բ, ն. *Զգեցուցանել, զգեստաւորել, պճնել, զարդարել, հանդերձել, յօրինել, պաճուճել։*

Attíre, գ. *Հանդերձք, զգեստք, պաճուճանք, զարդարանք, զարդ, սպասք. եղջիւրք եղջերուաց. գագաթունք կամ սրտակունք ծաղկանց։*

Attírer էթթա՛յրըր գ. *Պճնիչ, զարդարող, զգեստաւորիչ։*

A'ttitude է՛թթիթիուտ գ. *Վայելչութիւն կամ դիրք նկարուց։*

Attóllent էթթօ́լլէնթ ած. Որ բարձրացուցանէ կամ հանէ 'ի վեր։

Attórney էթթը́ռնի գ. Գործակալ, հոգաբարձու, խնամակալ, պաշտպան։

Attórney general, գ. Փաստաբան կամ բեմասաց ատենի։

To Attórney, բ, ն. Ունել գլխաւոր կամ գհող, հոգաբարձու կամ խնամակալու լինել։

Attórneyship էթթը́ռնիշիփ գ. Գործակալութիւն, հոգաբարձութիւն, խնամակալութիւն։

Attóurnment էթթը́ռնմէնթ գ. Վարձուորութիւն կամ անկանիլն ընդ նորով տերամբ։

To Attráct էթթռէ́քթ բ, ն. Ձգել առ ինքն. ձգել, քարշել, յանկուցանել, հրապուրել, հրաւիրել, որսալ։

Attráct, գ. Ձգումն, քարշումն, ձգողութիւն։

Attráctical էթթռէ́քթիքէլ ած. Ձգողական, քարշողական։

Attráction էթթռէ́քշըն գ. Ձգողութիւն, ձգումն, քարշումն. հրապոյրք, հրապուրանք։

Attráctive էթթռէ́քթիվ ած. Ձգողական, քարշող. հրապուրիչ, յանկուցիչ։

Attráctive, գ. Յորդոր, հրաւէր, յորդորիչ։

Attráctively էթթռէ́քթիվլի մ. Ձգողութեամբ, 'ի ձեռն ձգողութեան։

Attráctiveness էթթռէ́քթիվնէս գ. Ձգողականութիւն։

Attráctor էթթռէ́քթըռ գ. Ձգող, քարշող։

A'ttrahent է́թթռէհէնթ գ. Ձգող, քարշող, որ ձգէ կամ քարշէ։

Attractátion էթթռէքթէ́շըն գ. Զննութի, տեղւ շօշափումն։

Attríbutable էթթռի́պիութէպլ ած. Զոր մարթ է համարել, վայելուչ։

To Attríbute էթթռի́պիութ բ, ն. Ընծայել, տալ, սեպհականել. համարել, դրել, վերագրել, պատճառ վարկանել։

A'ttribute է́թթռիպիութ գ. Ստորոգելիք. յատկութիւն, առանձնականութիւն, շնորհք. հանգամանք, որպիսութիւն. վարկ, համարումն, յարգ, պատիւ։

Attribútion էթթռիպիու́շըն գ. Արտօնութիւն, շնորհք, առանձնաշնորհութի, պատիւ ընծայեալ ումեք. յատկութիւն, հանգամանք ընծայեալ ումեք։

Attríte էթթռա́յթ ած. Տրփեալ, մաշեալ, փշրեալ։

Attríteness էթթռա́յթնէս գ. Մաշումն կամ փշրումն։

Attrítion էթթռի́շըն գ. Տրփումն. մաշումն, փշրումն. զղջումն բեկման, անկատար զղջումն (ըստ աստուածաբանից)։

To Attúne էթթիու́ն բ, ն. Եղանակել, ներդաշնակել, դաշնակաւորել. միաբանել, համաձայնել, միաբան երգել։

Atwéen էթուի́ն մ. և նխ. Ընդ մէջ. 'ի մէջի, 'ի մէջ։

Atwíxt էթուի́քսթ նխ. Ընդ մէջ, 'ի մէջ, 'ի միջի։

To Aváil էվէ́յլ բ, ն. Օգտիլ, յօգուտ անձին շրջել, օգուտ կամ յաջողութիւն գտանել, օգուտ կամ շահ անձին բերել. յաջողել, օգուտ կամ նպաստ ընծայել, ձեռնտու կամ պիտանի լինել։

Aváil, գ. Օգուտ, շահ, պիտանութիւն, նպաստ, ձեռնտուութիւն, յաջողութիւն։

Aváilable էվէ́յլէպլ ած. Օգտակար, պիտանի, կարեւոր, ձեռնտու, յաջող, յաջողակ. որ զօրէ, օրինաւոր, վաւերական։

Aváilableness էվէ́յլէպլնէս գ. Պիտանութիւն, կարեւորութիւն. զօրութիւն, վաւերականութիւն։

Aváilably էվէ́յլէպլի մ. Յօգուտ, պիտանութեամբ, 'ի շահ. ըստ օրինաց, վաւերաբար։

Aváilment էվէ́յլմէնթ գ. Օգուտ, շահ, պիտանութիւն։

To Avále էվէ́յլ բ, ն. Ընկղմել, իջուցանել, ճնշել, նուաստացուցանել։

To Avále, բ, չ. Ընկղմիլ, իջանել 'ի խորս, անկանիլ։

Avánt-guard էվէ́նթ-կարտ գ. Գունդ յառաջապահ, առաջք զօրաց։

A'varice է́վէռիս գ. Ագահութիւն, ընչաքաղցութիւն, արծաթսիրութիւն։

Avarícious էվէռի́շըս ած. Ագահ, ընչաքաղց, արծաթասէր։

Avarículously էվէռի́շըսլի մ. Ագահութեամբ, կծծութեամբ։

Avaríciousness էվէռի́շըսնէս գ. Ագահութիւն, ընչաքաղցութիւն, կծծութիւն։

Aváunt էվօ́նթ մբ. Ո՛հ անդր, 'ի բաց տար, 'ի բաց գնա։

A'uburne օ́պըռն ած. Թուխ, սեւորակ։

A'uction օ́քշըն գ. Աճուրդ, առաւելութիւն գնոյ. վաճառ գնեալ յաճրդի։

To A'uction, բ, ն. Վաճառել յաճրդի։

A'uctionary օ́քշընէռի ած. Աճրդական, աճրդի։

Auctionéer օքշընի́ռ գ. Որ վարէ զաճուրդ, որ վաճառէ յաճրդի։

A'uctive օ́քթիվ ած. Աճեցական, առաւելական։

Aucupátion օքիուփէ́շըն գ. Հաւորսութիւն, որս հաւուց կամ թռչնոց։

Audácious օտէ́շըս ած. Յանդուգն, ժը-

ղիրհ, տպերասան, լիրբ, յանձնապաստան։

Audáciously օտէ՛շըսլի մ. Յանդգնաբար, ժպրհութեամբ, լրբաբար։

Audáciousness օտէ՛շըսնէս գ. Յանդգնութիւն, լրբութիւն։

Audácity օտէ՛սիտի գ. Յանդգնութիւն, ժպրհութիւն, լրբութիւն, յանձնապաստանութիւն։

A'udible օ՛տիպըլ ած. Լսելի, զոր մարթ է լսել. բաւական առ 'ի լսել։

A'udibleness օ՛տիպըլնէս գ. Լսելիութիւն, բաւականութիւն առ 'ի լինել լսելի։

A'udibly օ՛տիպլի մ. Ի լուր, լու 'ի լու, համօրէնականայն։

A'udience օ՛տիէնս գ. Լսելութիւն, լուր, ունկնդրութիւն. մուտք կամ ազատութիւն տուեալ ումեք առ 'ի խօսել ընդ իշխանաւորի. ատեան ունկնդրութեան, ունկնդիրք, դատաւորք. ընդունելութիւն կամ ունկնդրութիւն պաշտպանաւորի։

A'udience court օ՛տիէնս քօրթ գ. Ատեան ունկնդրութեան (արքեպիսկոպոսին Կանդարբէրիոյ)։

A'udit օ՛տիթ գ. Համար կամ հաշիւ վերջին։

To A'udit, բ, ն. Աննուլ, պահանջել ըզհաշիւ կամ զհամար վերջին։

Audítion օտի՛շըն գ. Լուր, լսելութիւն։

A'uditor օ՛տիթըր գ. Լսող, ունկնդիր, աշակերտ, ուսանող. համարատու, քննիչ, դատաւոր։

A'uditory օ՛տիթըրի ած. Լսողական։

A'uditory, գ. Ունկնդիրք. ատեան, բեմ։

A'uditress օ՛տիթրէս գ. Կին լսող կամ ունկնդիր։

To Avél էվէ՛լ բ, ն. Ի բաց խլել, կորզել։

A've-mary է՛վի-մէրի գ. Ողջոյն քեզ Մարիամ, ողջոյն հրեշտակային։

A'venage է՛վէնէճ գ. Բաժ կամ տուրք վարձակի առ տանուտէրն։

To Avénge էվէ՛նճ բ, ն. Աննուլ, խնդրել, պահանջել զվրէժ, վրէժխնդիր կամ քինախնդիր լինել. պատժել, հատուցանել։

Avéngeance էվէ՛նճէնս գ. Վրէժխնդրութիւն, պատիժ, հատուցումն։

Avéngement էվէ՛նճմէնթ գ. Վրէժ, վրէժխնդրութիւն, քէն վրիժուց։

Avénger էվէ՛նճըր գ. Վրէժխնդիր, հատուցանող. քինահատոյց, վրիժառու։

A'vens է՛վէնզ գ. Բոյս մեխակի, շահոքրամ։

Avénture էվէ՛նչիուր գ. Արկածք, անակնկալ դէպք, վտանգ կենաց։

A'venue է՛վինիու գ. Անցք, մուտք, դուռն. ծառաստանիկք, ծառք անկեալ կամ փողոց ծառոց հանդէպ տան։

To Avér էվէ՛ր բ, ն. Ստուգել, հաստատել, ճշմարտել, հաստատ առնել կամ լինել։

A'verage է՛վըրէճ գ. Հարկ, տուրք, բաժ. բաժին հաւասար, հաւասարութիւն։

Avérment էվէ՛րմէնթ գ. Ստուգութիւն, հաստատութիւն, ճշմարտութիւն, վկայութիւն, հաստատութիւն, ցուցումն։

Avérnat էվէ՛րնէթ գ. Տեսակ ինչ որթոյ։

To Averrúncate էվէրը՛նքէյթ բ, ն. Խլել յարմատոյ, 'ի բաց հանել։

Aversátion էվէրսէ՛շըն գ. Խորշումն, ատելութիւն, ընդդիմութիւն, ներհակութիւն։

Avérse էվէ՛րս ած. Հակառակ, ներհակ, թշնամի, ձախող, անյաջող. դժկամակ, ակամայ, անյօժար։

Avérsely էվէ՛րսլի մ. Ակամայ, դժկամակութեամբ. ընդհակառակն, ընդդէմ, ներհակաբար, յետս ընդդէմ։

Avérseness էվէ՛րսնէս գ. Դժկամակութիւն, ոչհաճութիւն. ընդդիմութիւն, ներհակութիւն։

Avérsion էվէ՛րշըն գ. Խորշումն, զզուանք, ատելութիւն. առիթ խորշելոյ կամ ատելութեան, զզուանք, գարշութիւն։

To Avért էվէ՛րթ բ, ն. Ի բաց դարձուցանել. հեռացուցանել, խորշեցուցանել. 'ի բաց առնել։

Auf օֆ գ. Տխմար, յիմար, անմիտ, անկեալ 'ի մտաց, խօլ։ Տես Oaf.

A'uger օ՛կըր գ. Գչիր ինչ հիւսանց կամ տատաղձագործաց։

Aught օթ տէր. Ինչ, ինչ։

To Augmént օկմէ՛նթ բ, ն. Աճեցուցանել, աճեցուցանել, բազմացուցանել, մեծացուցանել, ընդարձակել, յաւելուլ։

To Augmént, բ, չ. Աճեցուցանել, աճել, բազմանալ, մեծանալ, ընդարձակիլ։

Aúgment օ՛կմէնթ գ. Աճեցութիւն, աճումն, մեծութիւն, յաւելուած։

Augmentátion օկմէնթէ՛շըն գ. Աճեցութիւն, աճումն, մեծութիւն. բազմութիւն, յաճախութիւն. լայնութիւն, ընդարձակութիւն. յաւելուած։

A'ugur օ՛կըր գ. Հաւահմայ, հաւադէտ, հաւահարց, հմայ, գուշակ։

To A'ugur, բ, չ. Հաւահմայ կամ հաւահարց լինել, հմայել, գուշակել։

To A'ugurate օ՛կիուրէյթ բ, չ. Հմայել, գուշակել։

Augurátion օկիուրէ՛շըն գ. Հմայութիւն, հմայք, գուշակութիւն։

A'ugurer օկըրըր գ. Հաւահմայ, գուշակ: Տես Augur.

Augúrial օկիու-րիէլ ած. Հմայական, գուշակական:

A'ugury օ'կիու-րի գ. Հմայութիւն, հըմայք. հաւահմայք, հաւահմայութիւն. գուշակութիւն, կանխաձայնութիւն:

Augúst օկը՛ստ ած. Օգոստափառ, վեհափառ, արժանափառ, շքեղ, արքայական, պայծառափայլ, աճեղ, մեծ, երևելի:

A'ugust օ'կըստ գ. Աւգոստոս կամ Օգոստոս (ամիս):

Augústness օկը՛ստնէս գ. Վեհափառութիւն, մեծութիւն, փառք, աճեղութիւն, շքեղութիւն, պայծառութիւն (գիմաց):

A'viary է՛յվիէրի գ. Թռչնոց, թռչնարան:

Avídity էվի՛տիտի գ. Անյագ ցանկութիւն, իղձ, անձուկ, տենչ, բաղձանք:

Avítous էվի՛թըս ած. Հայրենի, նախնի (անսովոր):

To Avíze էվա՛յզ բ, ն. Խորհուրդ կամ խրատ տալ. անձին զգալ, ճանաչել, իմանալ, իրազեկ լինել, կարծել, համարել. դիտել, քննել, գիտել. զմտաւ ածել, խորհիլ:

Auld օլտ ած. Հին, հինաւուրց: Տ. Old.

Aulétick օլէ՛թիք ած. Սրնգային:

A'ulick օ՛լիք ած. Պալատական, արքունի:

Auln օն գ. Կանգուն կամ կանգնաչափ ինչ Գաղղիացւոց:

To Aumáil օմէ՛յլ բ, ն. Խայտախարիւ կամ պիսակ գործել, նկարակերպել:

Aunt անթ գ. Հօրաքոյր կամ մօրաքոյր:

Avocádo էվօքէ՛տօ գ. Պափնի (ծառ):

To A'vocate է՛վօքէյթ բ, ն. Ի բաց խոտորեցուցանել, յետս նհանջել:

Avocátion էվօքէ՛յշըն գ. Յետս նհանջումն, խափանումն, խոչ, արգել. պարապորդութիւն:

To Avóid էվօ՛յտ բ, ն. Ի բաց կալ, հեռանալ, խոյս տալ, փախչիլ, զգուշանալ. դատարկել, պարապեցուցանել, թողուլ, լըքանել, ելանել արտաքս. խափանել, արգելուլ, բառնալ:

To Avóid, բ, չ. Տեղի տալ, խոյս տալ, խուսափել, փախչիլ, հեռանալ. դատարկանալ, պարապիլ, պարապորդ լինել:

Avóidable էվօ՛յտէպըլ ած. Փախչելի, զգուշանալի, յորմէ մարթ է խոյս տալ կամ զգուշանալ:

Avóidance էվօ՛յտէնս գ. Խոյս, փախուստ, խուսափումն, զգուշութիւն. դատարկութիւն, անցք, գնացք, հոսումն:

Avóider էվօ՛յտէր գ. Որ տեղի տայ, խուսափէ կամ փախչի, զգուշացօղ. դատարկօղ, որ դատարկէ կամ բարձեալ տանի. անօթ դատարկութեան կամ կրելոյ զդատարկեալ իրս:

Avóidless էվօ՛յտլէս ած. Անխուսափելի, անփախչելի, անփախուստ, անհրաժեշտ, անխորշելի:

Avoir-du-póis էվըրտիու-փօ՛յզ գ. Կշիռ՝ որոյ մի լիտր է վեշտասան ունկի:

Avolátion էվօլէ՛յշըն գ. Թռիչք, փախուստ, ցնդումն:

To Avóuch էվա՛ուչ բ, ն. Պնդել, հաստատել. յառաջ բերել ՚ի վկայութիւն կամ ՚ի նպաստ ուրուք. պաշտպանել, ջատագովել, պաշտպան կալ, արդարացուցանել:

Avóuch, գ. Վկայութիւն, ցուցումն, հաստատութիւն:

Avóuchable էվա՛ուչէպըլ ած. Զոր մարթ է հաստատել կամ ցուցանել:

Avóucher էվա՛ուչըր գ. Որ հաստատէ, կամ ցուցանէ, հաստատիչ, վկայ:

To Avów էվա՛ու բ, ն. Խոստովանիլ, դաւանել, ընդունել, հաստատել, վկայել, ցուցանել:

Avówable էվա՛ուէպըլ ած. Զոր մարթ է խոստովանել կամ հաւատալ:

Avówal էվա՛ուէլ գ. Խոստովանութիւն, դաւանութիւն, հաստատութիւն, վկայութիւն:

Avówedly էվա՛ուէտլի մ. Հաստատութեամբ, համարձակ, յայտնապէս:

Avowée էվաուի՛ գ. Ժառանգաւոր կամ պաշտպան եկեղեցւոյ: [գօղ:

Avówer էվա՛ուըր գ. Պաշտպան, ջատա-

Avówry էվա՛ուրի գ. Խոստովանութիւն կամ ցուցումն (ըստ իրաւագիտաց):

Avówsal էվա՛ուզէլ գ. Խոստովանութիւն, դաւանումն:

Avówtry էվա՛ութրի գ. Շնութիւն: Տես Advoutry.

A'urate օ՛րէյթ գ. Տեսակ ինչ տանձի:

Aurélia օրի՛լիէ գ. Որդն փակեալ յիւրում բոժոժի:

A'uricle օ՛րիքըլ գ. Բլթակ ականջաց կամ արտաքին ականջք. բլթակ սրտի:

Aurícula օրի՛քիու-լէ գ. Արջականջ (ծաղիկ):

Aurícular օրի՛քիու-լէր ած. Ականջալուր. գաղտնի կամ խորհրդական (խոստովանութիւն). լուեալ կամ աւանդութեամբ հաւատալ:

Aurícularly օրի՛քիու-լէրլի մ. Յունկանէ, գաղտնի, խորհրդաբար:

Auríferous օրի՛ֆէրըս ած. Ոսկեբեր:

Aurigátion օրիկէ՛յշըն գ. Կառավարութիւն, ձգումն կառաց (անսովոր):

Auróra օրօ՛րէ գ. Հրանունկ (ծաղիկ). արշալոյս, այգ:

A'urum fúlminans օ՛րըմ ֆիու-լմինէնս գ. Ոսկի շանթաձիգ (բաղադրութիւն քիմիական):

Auscultátion օսքըլթէ՛շըն գ. Ունկնդրութիւն, ուշադրութիւն:

Aúspice օ՛սփիս գ. Գուշակութիւն, նըշան ապագայ իրաց. նպաստ, օգնութիւն. շնորհք, պաշտպանութիւն:

Auspícial օսփի՛շըլ ած. Գուշակական, գուշակութեան:

Auspícious օսփի՛շըս ած. Բարեգուշակ. բարեբաստիկ, երջանիկ. բարեյաջող, յաջողակ, ձեռնտու. ստար, պաշտպան, բարերար. հաշտ, համբոյր:

Auspíciously (օսփի՛շըսլի մ. Յաջողակ, բարեբախտաբար:

Auspíciousness օսփի՛շըսնէս գ. Յաջողութիւն, բարեբաստութիւն, երջանկութիւն:

Austére օսթի՛ր ած. Խիստ, դաժան, անաչառ, ստամբակ. տախպ, բարկ, կծու:

Austérely օսթի՛րլի մ. Խստիւ, ստամբկօ, ստամբկութեամբ, անաչառ:

Austéreness օսթի՛րնէս գ. Խստութիւն, ստամբկութիւն, ճշդութիւն, անաչառութիւն, դաժանութիւն. տտպութիւն, կըծուութիւն, դառնութիւն:

Austérity օսթէ՛րիթի գ. Խստութիւն, խըստամբերութիւն, ճգնութիւն, խստակրօնութիւն. ժանտութիւն, դաժանութիւն, բրտութիւն:

A'ustral օ՛սթրէլ ած. Հարաւային, հարաւոյ:

To A'ustralize օ՛սթրէլայզ բ. չ. Ձգիլ 'ի հարաւ կամ 'ի կողմն հարաւոյ:

Aústrine օ՛սթրին ած. Հարաւային, հարաւոյ:

Authéntical օթհէ՛նթիքէլ ած. Վաւեր, վաւերական, հաստատուն, վկայեալ, հարազատ:

Authéntically օթհէ՛նթիքէլլի մ. Վաւերաբար, վաւերապէս, ըստ օրինի:

Authénticalness օթհէ՛նթիքէլնէս գ. Վաւերութիւն, վաւերականութիւն, հարազատութիւն, հեղինակութիւն:

Authentícity օթհէնթի՛սիթի գ. Վաւերութիւն, հարազատութիւն:

Authéntick օթհէ՛նթիք ած. Վաւեր, վաւերական, հարազատ, օրինաւոր, հաստատուն, վկայեալ:

Authénticklý օթհէ՛նթիքլի մ. Վաւերաբար, ըստ օրինի:

Authénticknеss օթհէ՛նթիքնէս գ. Վաւերութիւն, հեղինակութի, հարազատութի:

A'uthor օ՛թհըր գ. Գոյակ. արարիչ, հաստիչ. առաջնորդ, պատճառ. հեղինակ, մատենագիր, գրիչ:

Authóritative օթհօ՛րիթէթիվ ած. Որ ունի իշխանութիւն կամ հեղինակութիւն, արժանահաւատ, հաստատուն, դրական. ծանր, մեծաբարոյ:

Authóritatively օթհօ՛րիթէթիվլի մ. Իշխանութեամբ, հեղինակութեամբ, իշխանաբար, տիրաբար, հեղինակաբար:

Authóritativeness օթհօ՛րիթէթիվնէս գ. Իշխանութիւն, հեղինակութիւն, երեւոյթ կամ կերպարան իշխանութեան:

Authórity օթհօ՛րիթի գ. Հեղինակութիւն, իշխանութիւն, կարողութիւն. համբաւ, մեծարանք, պատիւ երեւոյ. տիրապետութիւն, իշխողութիւն, ճոխութիւն. պաշտպանութիւն, ջատագովութիւն, նըպաստ, ձեռնտուութի, վկայութիւն, հաստատութիւն. արժանի հաւատոյ, ստուգութիւն, ճշմարտութիւն:

Authorizátion օթհօրիզէ՛շըն գ. Հաստատութիւն 'ի ձեռն հեղինակութեան կամ իշխանութեան, հեղինակաւորութիւն:

To A'uthorize օ՛թհօրայզ բ. ն. Տալ հեղինակութիւն, իշխանութիւն կամ կարողութիւն. օրինաւոր կացուցանել. հաստատել իշխանութեամբ կամ 'ի ձեռն հեղինակութեան. հաստատել, վկայել, կընքել, արդարացուցանել, իրաւացուցանել. արժանահաւատ կամ ընդունելի ընծայել:

Autócrasy օթօ՛քրէսի գ. Ինքնիշխանութիւն, ինքնակալութիւն:

A'utography օ՛թօկրէֆի գ. Ինքնագիր, ձեռագիր:

Autográphical օթօկրէ՛ֆիքէլ ած. Ինքնագիր, ձեռագիր:

Automátical օթօմէ՛թիքէլ ած. Ինքնաշարժ, ինքնաշարժական:

Autómaton օթօ՛մէթօն գ. Ինքնաշարժ մեքենայ:

Autómatous օթօ՛մէթըս ած. Ինքնաշարժ:

Autónomy օթօ՛նօմի գ. Ինքնօրինութիւն, ինքնակամ օրէնք (անսովոր):

A'utopsy օ՛թօփսի գ. Ականատեսութիւն, ինքնին տեսութիւն:

Autóptical օթօ՛փթիքէլ ած. Ականատես, ինքնատես:

Aútumn օ՛թըմ գ. Աշուն:

Autúmnal օթը՛մնէլ ած. Աշնանային:

Avúlsion էվը՛լշըն գ. Ի բաց խլումն, քեցումն, բարձումն:

Auxésis օկզի՛սիս գ. Աճումն կամ առաւելութիւն բանի, ընդլայնումն, ճոխաբանութիւն:

Auxíliar կամ Auxíliary օկզի՛լիըր, օկզի՛լիըրի գ. Օժանդակ, օգնական, ձեռնտու, նիզակակից, աջակից: Auxiliary verb, օժանդակ բայ:

Auxíliar, ած. Օժանդակ, օգնական, ձեռնտու:

Auxiliátion օկզիլիէյշըն գ. Օժանդակութիւն, օգնութիւն, օգնականութիւն, նըպաստ, ձեռնտուութիւն:

To Awáit էօ-ուէյթ բ, ն. Սպասել, ակն ունել. կալ, մնալ. հսկել, պահ ունել, ըզգուշանալ, պահել, դարանել, դարանակալ լինել:

Awáit, գ. Դարան, դարանակալութիւն, պահ, հսկումն:

To Awáke էօ-ուէյք բ, ն. Զարթուցանել, յարուցանել 'ի քնոյ. սթափեցուցանել. կանգնել, նորոգել, շարժել:

To Awáke, բ, չ. Զարթնուլ 'ի քնոյ:

Awáke, ած. Զարթուցեալ 'ի քնոյ, անքուն, արթուն:

To Awáken էօ-ուէյքն. Տես to Awáke.

To Awárd էօ-օրտ բ, ն. Վճռել, սահմանել դատաստանաւ, դատակնքել, վճիռ հատանել. սահմանել:

Awárd, գ. Վճիռ, դատաստան, դատակնիք, սահման:

Awáre էօ-ուէր ած. Արթուն, զգաստ, ըզգուշաւոր, մտադիր, հսկող:

To Awáre, բ, չ. Արթուն կամ զգաստ լինել, զգուշանալ, հսկել:

Awáy էօ-ուէյ մ. Ի բաց, 'ի բացեայ, հեռի, մեկուսի. օն, արի, երթիցուք. 'ի բաց տար, օն անդր, քաւ. 'ի բաց գնա, 'ի բաց կաց. բարձի թողի լեալ, մոռնեալ 'ի ձեռս այլոց. հանեալ 'ի բաց, առանց, արտաքոյ:

Awe օ գ. Ահ, երկիւղ. յարգութիւն, պատկառանք, ակնածութիւն:

To Awe, բ, ն. Ահ կամ երկիւղ արկանել, ահել, ահացուցանել. պատկառեցուցանել, ակնածելի կամ մեծարու առնել:

A'weband օպէնտ գ. Կապ, սանձ, արգել, զսպումն, երկիւղ, ահարկութիւն:

A'wful օֆուլ ած. Ահաւոր, ահարկու, ահագին, ահեղ, պատկառելի, ակնածելի, մեծարու, պաշտելի. երկչոտ, երկիւղալից, զարհուրեալ:

A'wfully օֆուլլի մ. Ահիւ, երկիւղիւ, պատկառանօք, ակնածութեամբ:

A'wfulness օֆուլնէս գ. Ահեղութիւն, ահագնութիւն, մեծութիւն, ահարկութիւն. ահ, երկիւղ, պատկառանք, դողումն, զարհուրանք:

To Awhápe օհուէյփ բ, ն. Ահ արկանել, ահացուցանել, ահաբեկ առնել, զարհուրեցուցանել, պակուցանել:

Awhíle էօ-հուայլ մ. Առ ժամանակ մի, առ վայր մի:

Awk օք ած. Անկարգ: Տես Awkward.

A'wkward օքուըրտ ած. Անկարգ, շփոթ, խառնիխուռն, վարկպարազի. անհանճար, անպիտան, անյարմար, անվայելուչ. անշարժ, յամր, անպատրաստ, հեղգ, անճարակ. թիւր, խեղաթիւր, բիրտ:

A'wkwardly օքուըրտլի մ. Ակամայ, յամր, անյօժար, անպատրաստ. յանդէպս, ոչ բարւոք, յանպէտս. թիւր, վարկպարազի:

A'wkwardness օքուըրտնէս գ. Անկարգութիւն, անյարմարութիւն, անվայելչութիւն, անպիտանութիւն, թիւրութիւն, բրտութիւն:

Awl օլ գ. Հերիւն:

A'wless օլէս ած. Աներկիւղ, համարձակ, անպատկառ, անամօթ, լիրբ. որ ոչ կարէ երկիւղ կամ ահ արկանել, և կամ պատկառեցուցանել:

A'wme օմ գ. Չափ ինչ հեղանիւթոց առ Հոլանդացիս:

A'wning օնինկ գ. Հովանոց կամ վրան նաւուց:

Awóke էօ-օք. Կատարեալ ժամանակ բային to Awake.

Awórk էօ-ըրք մ. Ի գործ, յաշխատութիւն անդր, 'ի վաստակս:

Awórking էօ-ըրքինկ մ. Ի գործ, յաշխատութիւն, 'ի վաստակս:

Awry' էրայ մ. Թիւր, խոտորնակի, ընդ ակամբ. ոչ ուղիղ, կողմնակի, առ 'ի շեղ. ոչ ուղղութեամբ, յանկրաւի, չարութբ:

Axe աքս կամ էքս գ. Կացին, տապար:

Axíllar կամ Axíllary էգզիլլէր, էգզիլլէրի ած. Անթական, անթոյ:

A'xiom էքսըմ գ. Առած, առակ:

A'xis էքսիս գ. Առանցք (գնտոյ աշխարհի):

A'xle կամ A'xle-tree էքսլ, էքսլթրի գ. Առանցք (անուոյ):

Ay այ մ. Այո, արդարև, և կարի իսկ քաջ, յիրաւի, կարի յիրաւունս:

Aye էյ մ. Միշտ, հանապազ, յաւիտեան:

A'ygreen էյկրին գ. Մշտադալար (է բոյս ինչ):

A'yry էրի ած. Տես Airy.

A'zimuth էզիմըթհ գ. Ազիմութ, գլխածիր կամ գագաթնածիր, բոլորակ գագաթնային:

Azúre էժիւր ած. Կապոյտ, կապուտակ:

B

B պի Պ: Երկրորդ տառ այբուբենից Անգղիացւոց, որ ոչ հնչի 'ի բառս՝ debt, debtor, doubt, redoubt, subtle, comb, coxcomb, limb, climb, womb, dumb, thumb.

Baa պա գ. Բառաչ ոչխարաց:

To Baa, բ, չ. Պառաչել (ձայն արձակել իբրև զոչխար):

Bábble պէպըլ գ. Անտախաբանութիւն, բարբանջանք, շաղակրատութիւն, ճառաստանք, շատախօսութիւն, շառաչիւն բանից:

To Bábble, բ, չ. Խօսել իբրև զմանուկ, տղայաբանել. անտախաբանել, բարբանջել. անզգոյշ լինել 'ի բանս. շաղակրատել, ճառատել, շատախօս լինել:

Bábblement պէպըլմէնթ գ. Անտախաբանութիւն, շաղակրատանք, ճառատանք:

Bábbler պէպլըր գ. Անտախախօս, անտախաբան, բարբանջող, շաղակրատ, շատախօս:

Babe պէյպ գ. Տղայ, մանուկ փոքրիկ:

Bábery պէյպըրի գ. Խաղալիկ տղայոց, հաճոյականութիւն մանկանց:

Bábish պէյպիշ ած. Տղայական, մանկական:

Babóon պէպուն գ. Տեսակ ինչ կապկի:

Báby պէյպի գ. Տղայ, մանուկ փոքրիկ, մանկիկ. արձան կամ պատկեր՝ խաղալիկ տղայոց, պաճուճապատանք:

Báccated պէքքէյթէտ ած. Մարգարտայեռ, ակնակուռ:

Bacchanálian պէքքէնէյլիէն գ. Զեղխ, շռայլ, շուայտեալ, անառակ, արբեցող, գինեճան, գինեմոլ:

Bácchanals պէքքէնէլզ գ. Սպանդարամետական խաղարկութիւնք կամ գիներբուք:

Bácchus-bole պէքքըս-պօլ գ. Ծաղիկ ինչ. ձգուածս մորինոյ 'ի միաւորութիւն (ըստ քիմիականաց):

Baccíferous պէքսիֆէրըս ած. Հատաբեր, որ բերէ զհատապտուղ:

Báchelor պէչըլըր գ. Ամուրի, անկին. որ ունի զառաջին աստիճան վարդապետութեան կամ ուսմանն 'ի համալսարանի. ասպետ 'ի ստորին կարգի:

Báchelors button պէչըլըրզ պըթըն գ. Բոյս ինչ (Թուփ Համասփիւռ):

Báchelorship պէչըլըրշիփ գ. Վիճակ ամուրւոյ, անամուսնութիւն:

Back պաք կամ պէք գ. Ողն, քամակ. կորնթարդ ձեռին, արտաքին կողմն կամ երեսս բառն. թիկունք, թիկնամէջք. հակառակ, յետին կամ ներքին կողմն, յետոյս: To turn the back on one, թիկունս դարձուցանել ումեք, թողուլ, լքանել, անտես առնել: To turn the back, թիկունս դարձուցանել առ 'ի փախչել, փախչել 'ի բաց:

Back, մ. Յետս, անդրէն. զկնի. դարձեալ, վերստին, միւսանգամ:

To Back, բ, ն. Հեծանել 'ի ձի, սանձել զձի. դնել կամ բառնալ 'ի վերայ թիկանց, յեցուցանել. ունել, բառնալ, կրել, տանել. հաստատել, զօրացուցանել, ամրացուցանել, զօրավիգն լինել, պաշտպանել, պաշտպան կալ. զհետ երթալ, նպաստել, օգնել:

To Báckbite պէքպայթ բ, ն. Բամբասել, չարախօսել, զրպարտել, դատապարտ առնել (զբացակայն), ձգել զկնի մեղադրանս, 'ի հեռուստ կծանել:

Báckbiter պէքպայթըր գ. Որ բամբասէ կամ զրպարտէ զբացակայն, որ ձգէ մեղադրանս զկնի ուրուք:

Backcárry պէքքէրրի գ. Բարձումն 'ի վերայ թիկանց:

Báckdoor պէքտօր գ. Դուռն 'ի յետուստ կողմանէ, զկնի կամ ներքին դուռն:

Bácked պէքթ ած. Թիկնաւէտ:

Báckfriend պէքֆրէնտ գ. Ի թիկանց կամ առ երեսս բարեկամ, գաղտնի թշնամի:

Backgámmon պէքկէմմըն գ. Նարդ, խաղ նարդի:

Báckhouse պէքհաուս գ. Ներքին տուն, բնակութիւն 'ի թիկանց կամ 'ի յետուստ կողմանէ:

Báckpiece պէքփիս գ. Թիկանոց, պահպանակ թիկանց:

Báckroom պէքրում գ. Սենեակ 'ի յետուստ կողմանէ, ներքին սենեակ:

Báckside պէքսայտ գ. Յետակողմն, յետուստ կամ ներքին կողմն. թիկունք կենդանեաց. գաւիթ կամ պարտէզ զկնի տան:

To Backslíde պէքսլայտ բ, չ. Դառնալ յետս, թիկունս դարձուցանել. ուրանալ, ուխտադրուժ լինել:

Backslíder պէքսլայտըր գ. Թիկնադարձող. ուրացող, ուխտադրուժ:

Báckstaff պէքսթէֆ գ. Գործի նաւորդաց՝ առ 'ի չափել 'ի ծովու զբարձրութիւն արեգական:

Báckstairs պէքսթէրզ գ. Գաղտնի սանդուղք կամ ելանելիք 'ի տան:

Báckstays պէ՛քսթէյզ գ. Կապանք կամ հաստատութիւն կայմի նաւուն։

Bácksword պէ՛քսօրտ գ. Սուսեր միասայրի։

Báckward կամ Báckwards պէ՛քուըրտ, պէ՛քուըրտզ մ. Յետս, յետս կոյս, զկնի. յետս յետս, ընդ կրունկն. 'ի թիկունս. անդրէն. յետս խաղացեալ. անդրէն դարձեալ 'ի վատթարն (գնալ). յառաջագոյն, յանցեալն. ընդդէմ, ընդ հակառակն, խոտորնակի, թիւր, չարաչար։

Báckward, ած. Որ յետս ընկրկի կամ խորշի, որ զթիկունս դարձուցանէ կամ ոչ կամի, հակառակ, ընդդէմ. տարակուսեալ, տարտամ. հեղգ, ալլերգ, դանդաղ. բթամիտ, վատասիրտ, յետնեալ. յամր, անագան։

Báckward, գ. Անցեալք, նախնի ժամանակ կամ վիճակ։

Báckwardly պէ՛քուըրտլի մ. Ակամայ, չկամութեամբ, խորշելով. ընդ հակառակն, ընդդէմ, խոտորնակի, թիւր, չարաչար։

Báckwardness պէ՛քուըրտնէս գ. Յետնութիւն, յամրութիւն, հեղգութիւն, ալլերգութիւն, դանդաղութիւն, յամեցումն։

Bácon պէ՛յքն գ. Աղուխտ խոզենւոյ։

Bad պաէտ կամ պէտ ած. Վատթար, չար, անբարի, յոռի, վնասակար, անպիտան. թշուառ, դժբաղդ, ձախող, անյաջող. վնասակար, անառողջ. հիւանդ, խօթ, ախտացեալ։

Bad կամ Bade, Կատարեալ ժամանակ բայիս to Bid.

Bádge պէճ գ. Կնիք, դրոշմ, նշան, նշանակ։

To Bádge, բ, ն. Դրոշմել, կնիք կամ նշան դնել, կնքել։

Bádger պէ՛ճըր գ. Զոքքոտանի ինչ ադեղ. (տե՛ս. պըտլըրտ)։

Bádly պէ՛տլի մ. Ոչ բարւոք, չարեօք, չարաչար, վատթարագոյնս, յանդէտս։

Bádness պէ՛տնէս գ. Վատթարութիւն, չարութիւն, յոռութիւն, անպիտանութիւն։

To Báffle պէ՛ֆֆլ բ, ն. Խաղ առնել, 'ի դերև հանել, ունայնացուցանել, խաբել, պատրել. նշաւակել, խայտառակել, յամօթ առնել, այպանել։

Báffle, գ. Խաղ, խայտառակութիւն, դերևք, ունայնութիւն, խաբէութիւն։

Báffler պէ՛ֆլըր գ. Որ խաղ առնէ կամ խայտառակէ։

Bag պաէկ կամ պէկ գ. Պարկ, քսակ, մախաղ, պայուսակ, քուրձ, աման, տիկ. պարկ հիւթոյ ինչ կենդանեաց. քսակ հերաց. չափ, քանակութիւն ինչ։

To Bag, բ, ն. Ի պարկ կամ 'ի քսակ արկանել, ամանել. դնել կամ բառնալ 'ի վերայ զպարկ կամ զքուրձ բեռանց, բեռնաւորել։

To Bag, բ, չ. Ունենալ ներև զտիկ փքչեալ։

Bagatélle պէկէթէ՛լ գ. Անօտիք, խաղալիկ։

Bággage պէ՛կկէճ գ. Կահք կարասիք զինուորայ. կին անպիտան կամ խառնակեցիկ։

Bágnio պէ՛նիօ գ. Բաղանիք, քրտնարան։

Bágpipe պէ՛կփայփ գ. Տիկ կամ սրինգ հովուաց։

Bágpiper պէ՛կփայփըր գ. Որ հարկանէ զտիկ հովուական, սրնգահար։

Bail պէյլ գ. Ազատութիւն կամ ընդարձակութիւն կալանաւորի՝ հանդերձ երաշխաւորութեամբ։

To Bail, բ, ն. Երաշխաւոր լինել վասն ազատութեան այլոյ. ընդունել զերաշխաւորութիւն ազատութեան, ազատել կամ ընդարձակել զկալանաւորն՝ զկնի ընդունելոյ երաշխաւորութիւն։

Báilable պէ՛յլէպլ ած. Զոր մարթ է ազատել կամ թողուլ հանդերձ երաշխաւորութեամբ։

Báiliff պէ՛յլիֆ գ. Ստորակարգեալ պաշտօնեայ կամ քաղաքապետ, պայլ, հեգեմոն, դատաւոր, ոստիկան. կալանաւորակալ, պաշտօնեայ կամ ոլպաստւոր գատաւորի։

Báiliwick պէ՛յլիուիք գ. Սահման իշխանութեան պայլի կամ հեգեմոնի։

To Bait պէյթ բ, ն. Դնել խայծ, կեր արկանել. հրապուրել. կերակուր առնուլ կամ տալ զճանապարհայն։

To Bait, բ, ն. Յարձակել 'ի վերայ զայրագինս. արձակել 'ի վերայ զգաղանս, գրգռել, զայրացուցանել, բաբախել զթևս։

To Bait, բ, չ. Հանգչիլ կամ առնուլ կերակուր զճանապարհայն։

Bait, գ. Կեր, խայծ (թռչնոց կամ անասնոց). հրապոյրք, դրդիռ, փորձութիւն, պատրանք. հանգիստ կամ կերակուր զճանապարհայն։

Baize պէյզ գ. Ազգ ինչ ասուեայ։

To Bake պէյք բ, ն. Եփել. թրծել. խաշացուցանել կամ սնդացուցանել ջերմութեամբ։

To Bake, բ, չ. Եփել, եփիլ։

Bákehouse պէ՛յքհաուս գ. Փուռն, հացաբարոց։

Báker պէ՛յքըր գ. Հացեփեաց, հացագործ. հացավաճառ, խոհակեր։

Bálance պէ՛լէնս գ. Զոյգք կամ թաթք կշռոց, նժարք, կշիռ. կշռուել, համեմատու-

թմ, բաղդատութի. տատանելութիւն կշռոյ, ծանրութիւն. հաւասարակշռութիւն, հաւասարութիւն. վճարումն հաշուի. Թաթ կամ կշիռ ժամացուցի: Կշիռ (կենդանակերպ):

To Bálance, բ, ն. Կշռել, դնել 'ի լուծս կամ 'ի զոյգս կշռոց. հաւասարակշիռ ունել, ուղղել. հաւասարակշիռ լինել, հաւասարիլ, գալ 'ի կշիռ. ուղղել կամ համեմատել զհաշիւն. վճարել զհաշիւն կամ զպակասորդ հաշուին:

To Bálance, բ, չ. Տատանիլ 'ի խորհուրդս, տատամսիլ, տարակուսիլ:

Bálancer պէլէնսըր գ. Կշռող, որ կշռէ:

Bálass *կամ* Bálass ruby պէլէս րուպի գ. Տեսակ ինչ յակնթոյ:

Balcóny պէլքօնի գ. Վանդակապատք պատուհանի, պատուհան վանդակապատ:

Bald պօլտ ած. Կնտակ, կունտ, ճաղատ, հերաթափ. տերեւաթափ. մերկ, անծածկոյթ. պարզ, անպաճոյճ, անզարդ, փանաքի, գեղջուկ:

Bálderdash պօլտըրտէշ գ. Անպիտան խառնումն, խառնուրդ. շփոթ, խառնափնդոր եւ անիմաստ բանք:

To Bálderdash, բ, ն. Խառնել, խարդախել, ապականել, այլայլել:

Báldly պօլտլի մ. Պարզ, անպաճոյճ, անզարդ, գծծաբար, նուաստաբար:

Báldmony պօլտմընի գ. Օձադեղ (բոյս):

Báldness պօլտնէս գ. Կնտութիւն, ճաղատութիւն. հերաթափութիւն. անզարդութիւն, նուաստութիւն, գեղջկութիւն:

Báldrick պօլտրիք գ. Գօտի, կամար. կենդանակամար, կամար կենդանակերպից:

Bale պէյլ գ. Բեռն կամ խուրձ վաճառուց:

Bale, գ. Թշուառութիւն, աղէտք:

To Bale, բ, ն. Կապել 'ի բեռինս կամ 'ի խուրձս զվաճառս:

Báleful պէյլֆուլ ած. Թշուառ, ողորմ, աղէտաւոր, վշտագին, տրտմագին, ցաւագին. վնասակար, թունալից, թունաբեր, եղծիչ, ապականարար, չարախառնեալ, ժանտ:

Bálefully պէյլֆուլլի մ. Ողորմ, չարաչար, ցաւագինս. տրտմագին, վշտագին:

Balk պօք գ. Հեծան, գերան մեծ:

Balk, գ. Սահման դաշտի անարօր:

To Balk, բ, ն. Խաղ առնել, ծիծաղել, առ ոչինչ գրել. զանց առնել, թողուլ, անցանել. 'ի գերեւ հանել, ունայնացուցանել, խայտառակել, խաբել:

Bálkers պօքըրզ գ. Ազդարարք ձկնորսաց վասն անցից ձկանց:

Ball պօլ գ. Գունտ, գնտակ. ունմք. խաղալիկ գնտակ. գունտ երկրի. ուռուցեալ կամ ցցուեալ մասն մարմնոյ գնտաձեւ, բուռն, կոճ (ոտից կամ ծնգաց), բիբ (աչաց). միաղարկ գործի տպագրողաց, միաթաթ:

Ball, գ. Հանդէս կաքաւու, կաքաւ 'ի հանդիսի կամ հանդիսական, պար:

Bállad պէլլէտ գ. Կաքաւերգութիւն, երգ, տաղերգութիւն:

To Bállad, բ, չ. Առնել կաքաւերգութիւն կամ տաղերգութիւն, երգել:

Bállad-singer պէլլէտ-սինկըր գ. Կաքաւերգու, տաղերգու:

Bállast պէլլէստ գ. Նաւախիճ. ծանրոց հաւասարակշռութեան:

To Bállast, բ, ն. Դնել զնաւախիճ 'ի յատակս նաւուն. ունել հաւասարակշիռ:

Ballétte պէլլէթ գ. Կաքաւ նկարագրական:

Bálliards պէլլիըրտզ գ. Պիլիարդք (գնտակախաղ 'ի տրապիզի):

Ballón *կամ* Ballóon պէլլուն գ. Անօթ ինչ քիմիականաց. գունտ եդեալ 'ի վերայ սեան. գունտ օդապարիկ:

Bállot պէլլըտ գ. Գնտակ քուէարկութեան, քուէ. վիճակ, քուէարկութիւն:

To Bállot, բ, չ. Ընտրել քուէիւք կամ վիճակաւ, վիճակ կամ քուէս արկանել:

Ballotátion պէլլօթէյշըն գ. Վիճակ, վիճակընկեցութիւն, քուէարկութիւն:

Balm պամ գ. Բալասան. իւղ անոյշ, անուշահոտ օծանելիք. սպեղանիք մեղմացուցիչ ցաւոց: [տրինջ:

Balm *կամ* Balm mint պամ մինթ գ. Պա‑

Balm of Gilead պամ օֆ կիլիէտ գ. Հիւթ ծորեալ 'ի բալասանէ. Թրնջխոտ (բոյս):

To Balm, բ, ն. Օծանել բալասանաւ կամ սպեղանեօք. կակղել, մեղմել, դիւրացուցանել, քաղցրացուցանել, ամոքել:

Bálmy պամի ած. Բալասանեան, նման բալասանի. բալասանաբեր. կակուղ, ամոք, համբոյր, քաղցր. ամոքարար, քաղցրացուցիչ. անոյշ, անուշահոտ, հոտաւէտ:

Bálneary պէլնիէրի գ. Բաղանիք, տուն բաղանեաց, լոգարան, լուալիք, ջերմանանեակ:

Balneátion պէլնիէյշըն գ. Լուացումն (իբր 'ի բաղանիս):

Bálneatory պէլնիէթըրի ած. Բաղանեաց, ջերմկի:

Bálsam պօլսըմ գ. Սպեղանիք, բալասան:

Bálsam apple պօլսըմ էփփըլ գ. Ծնամոլորունդ (բոյս Հնդկաց):

Balsámical *կամ* Balsámick պէլսէմիքէլ, պէլսէմիք ած. Բալասանեան, իւղային, կակուղ, մեղմացուցիչ, ամոքարար:

Balústrade պէլը՛ստրէյտ գ. Վանդակասիւնք:

Bamboó պէմպու՛ գ. Եղէգն Հնդկաց:

To Bambóozle պէմպու՛զլ բ, ն. Խաբել, պատրել, խաղ առնել. նենգել:

Bambóozler պէմպու՛զլըր գ. Խաբեբայ, նենգաւոր:

Ban պաէն կամ պէն գ. Ծանուցումն, հրատարակումն ('ի ձեռն մունետկի կամ ժողովրդապետի). անէծք, նզովք, բանադրանք. արգել, խափանումն: Ban of the empire, հրովարտակ խափանման արտօնութեանց Գերմանիոյ:

To Ban, բ, ն. Անիծել, նզովել, խորշիլ, գարշիլ:

Banána tree պէնէ՛նէ թրի գ. Պանան, թզենի հնդկային:

Band պաէնտ կամ պէնտ գ. Կապ, կապանք. շղթայ, տուուանք. յօդ, միաւորութիւն. փողպատ, երիզ, փաթեթ, լար. խումբ ինչ զօրաց. ժողով արանց. լար կամ շրջանակ (ըստ ճարտարապետաց):

To Band, բ, ն. Միաբանել, խմբել. կապել, պնդել կապանօք:

Bándage պէ՛նտէճ գ. Կապ, լար, երիզ, փաթեթ:

Bándbox պէ՛նտպօքս գ. Տուփ երիզաց:

Bándelet պէ՛նտէլէթ գ. Լար կամ շրջանակ փոքր (ըստ ճարտարապետաց):

Bándit *կամ* Bandítto պէ՛նտիթ, պէնտի՛թթօ գ. (յոգն. banditti). Աքսորեալ, վտարանդի. աւազակ, հուղկահար:

Bándog պէ՛նտօկ գ. Շուն մեծ:

Bándoleers պէնտօլի՛րզ գ. Մախաղ վառօդոյ զինուորաց:

Bándrol պէ՛նտրօլ գ. Փոքրիկ դրօշ:

Bándy պէ՛նտի գ. Գաւազան գնդակախաղու:

To Bándy, բ, ն. Մղել զգնդակս. փոխանակել, տալ և առնուլ փոխանակի, անդրէն դարձուցանել, տալ փոխարէն. շարժել, յուզել, քննել:

To Bándy, բ, չ. Ջանալ, նկրտիլ, գուն գործել, ջանաջնար լինել:

Bándyleg պէ՛նտիլէկ գ. Սրունք կորացեալ կամ խեղաթիւր:

Bándylegged պէ՛նտիլէկտ ած. Կորասրունք:

Bane պէյն գ. Թոյն, դեղ մահու, մահառիթ, վնասակար. վնաս, կործանումն, առիթ մահու կամ կործանման:

To Bane, բ, ն. Թունել, թունաւորել, արբուցանել զդեղ մահու:

Báneful պէ՛յնֆուլ ած. Թունաւոր, թունալից. մահառիթ, ժանտ, վնասակար, ապականիչ, կործանիչ:

Bánefulness պէ՛յնֆուլնէս գ. Թունաւորութիւն. ժանտութիւն, ապականութիւն, վնասակարութիւն:

Bánewort պէ՛յնուըրթ գ. Ցնխադող:

To Bang պէնկ բ, ն. Հարկանել, ծեծել, բախել, կափել, գանածեծ առնել. չարչարել, նեղել, տանջել:

Bang, գ. Հարուած, գան, բախիւն:

To Bánish պէ՛նիշ բ, ն. Աքսորել, վարել յաքսորս, արտասահմանել. հալածել, մերժել, հեռացուցանել:

Bánisher պէ՛նիշըր գ. Աքսորիչ:

Bánishment պէ՛նիշմէնթ գ. Հալածումն, վանումն, մերժումն, վտարումն. աքսոր, արտասահմանութիւն:

Bank պաէնք կամ պէնք գ. Թումբ, ամբարտակ, գետափն, գետեզր. բլուր, հողաբլուր. ժայռ կամ աւազակոյտ 'ի ծովու. դրամանոց կամ արկղ հասարակաց. ժողով անձանց 'ի կառավարութիւն դրամանոցի հասարակաց:

Bánk-bill պէ՛նք-պիլ գ. Դրամաթուղթ:

Bánker պէ՛նքըր գ. Սեղանաւոր, լումայափոխ:

Bánkrupt պէ՛նքրըփթ ած. և գ. Սնանկ, անանկ, պարտական անկարող 'ի վճարել:

To Bánkrupt, բ, ն. Սնանկացուցանել, անանկացուցանել, առնել անձեռնհաս 'ի վճարումն պարտեաց:

Bánkruptcy պէ՛նքրըփթսի գ. Սնանկութիւն, անանկութիւն, անկումն ընդ անվճար պարտեօք:

Bánner պէ՛ննըր գ. Դրօշ, նշան:

Bánneret պէ՛ննըրէթ գ. Դրօշաւոր կամ նշանազգեաց (ասպետ):

Bánnerol պէ՛ննըրօլ գ. Դրօշ փոքրիկ:

Bánnian պէ՛ննիյէն գ. Վերարկու գիշերային կամ առաւօտեան:

Bánnock պէ՛ննօք գ. Բլիթ կամ շօթ 'ի վարսակէ:

Bánquet պէ՛նքուէթ գ. Կոչունք, հացկերոյթ, խնճոյք, խրախճան:

To Bánquet, բ, ն. Առնել կոչունս, կոչել 'ի հացկերոյթ, տալ խնճոյս ուրախութեան, հրաւիրել 'ի սեղան:

To Bánquet, բ, չ. Խրախանալ 'ի խնճոյս, բազմիլ 'ի սեղան:

Bánqueter պէ՛նքուէթըր գ. Խրախճանասէր, որ վայելէ 'ի կոչունս, կոչնական. կոչնատէր:

Bánquet-house *կամ* Bánqueting-house պէ՛նքուէթ, պէ՛նքուէթինկ-հաուս գ. Տուն կոչնոց կամ խրախճանի, խրախճանարան:

Bánquette պէնքէ՛թ գ. Հողաբլուր կամ հարթարատակ ընդ ոտիւք զօրականաց՝ յարձակելն զհրազէնս:

Bánstickle պէնսթիքըլ գ. Ձուկն ինչ փոքրիկ:

To Bánter պէնթըր բ, ն. Ծաղր առնել, ծիծաղել, կատակել, այպն առնել, արհամարհել:

Bánter, գ. Այպն, ծաղր, կատակ, այպանութիւն, արհամարհութիւն:

Bánterer պէնթըրըր գ. Այպնակատակ, ծաղրածու, մինոս:

Bántling պէնթլին գ. Մանուկ սանդխոյ:

Báptism պէփթիզմ գ. Մկրտութիւն:

Baptísmal պէփթիզմըլ ած. Մկրտութեան:

Báptist պէփթիսթ գ. Մկրտիչ, մկրտող:

Báptistery պէփթիսթըրի գ. Մկրտարան, աւազան մկրտութեան:

To Baptíze պէփթայզ բ, ն. Մկրտել, տալ զմկրտութիւն:

Baptízer պէփթայզըր գ. Մկրտող:

Bar պար գ. Նիգ, նեցուկ, ձող, գաւազան. ցանկ, կրճիմն, անջրպետ, շրջապատ. խոչ, խափան, արգել. փականք, աղխք. պնդութիւն, ամրութի. ցանկապատ կամ վանդակապատ յանջրպետ. խափանումն կամ արգել (ըստ իրաւաբանից). ժայռ, կամ աւազակոյտ 'ի մուտս նաւահանգըստից և գետոց. դատաստանարան, և կամ նստարան դատաւորաց՝ ցանկապատ. ուղղաձիգ գիծք կամ անջրպետութիւնք յերաժշտական խազս:

Bár-shot պա՛ր-շոթ գ. Գործի հատանելոյ զկայմս և զպարանս նաւու:

To Bar, բ, ն. Նգօք փակել, նեցուկ դնել կամ արկանել, նիգ դնել, ամրացուցանել. փակել, խնուլ. ցանկ արկանել, պատել. արգելուլ, խափանել, խափան լինել. 'ի բաց առնուլ, հեռացուցանել, հատանել, 'ի բաց մերժել:

Barb պարպ գ. Մօրուք (ձկանց). ճանկ կամ թև կարթի և նետի. ասպազէն կամ պահպանակ երիվարի:

Barb, գ. Տաճիկ երիվար:

To Barb, բ, ն. Գերծուլ կամ սափրել զմօրուս. ասպազինել զերիվարս, ասպազէն վառել. թևս յօրինել նետի կամ սլաքի:

Bárbacan պա՛րպըքէն գ. Պատուար կամ պատնէշ հանդէպ պարսպի քաղաքին. ծակ ընդ պարիսպն՝ առ արձակել զհրազէնս:

Barbádoes cherry պարպէտօզ չէրրի գ. Կեռաս հնդկային:

Barbádoes tar պարպէտօզ թար գ. Հիւթ ինչ կպրային՝ իբրև զնաւթ:

Barbárian պարպէրիըն գ. Բարբարոս, խուժ, դուժ, խուժադուժ, վայրագ. օտար, օտարազգի. անգութ, անողորմ, ամեհի կամ արիւնարբու:

Barbárian, ած. Բարբարոսական, խուժադուժ, վայրագ, գազանաբարոյ, տմարդի, ապուշ:

Barbárick պարպէրիք ած. Բարբարոսաց, օտար, տարաշխարհիկ:

Bárbarism պա՛րպըրիզմ գ. Խժդժական ոճ, վրիպախօսութիւն. բարբարոսութիւն, տգիտութիւն, անհմտութի. խժական բարբ, տմարդութիւն, բրտութիւն. գազանութիւն, անգթութիւն, վայրագութիւն:

Barbárity պարպէրիթի գ. Վայրագութի, տմարդութիւն, բրտութիւն, խուժադուժ բարք. անգթութի, գազանութիւն. խըժդըժական ոճ:

Bárbarous պա՛րպըրըս ած. Վայրագ, տմարդի, ապուշ, բիրտ, վայրենաբարոյ. տգէտ, անտեղեակ արհեստից. բարբարոս, անողորմ, գազանաբարոյ:

Bárbarously պա՛րպըրըսլի մ. Տգիտաբար, անհմտաբար. խժաբար, խժդժաձայն. իբրև զբարբարոս կամ զգազան, անգթութեամբ, անողորմն:

Bárbarousness պա՛րպըրըսնէս գ. Բարբարոսութիւն, խժական բարբ. վրիպախօսութիւն. վայրագութիւն, գազանութի, անգթութիւն:

To Bárbecue պա՛րպիքիու բ, ն. Եփել ըզխոզ ամբողջ:

Bárbecue, գ. Եփումն ամբողջ խոզի:

Bárbed պա՛րպէտ կամ պա՛րպտ ած. Ասպազէն, զինեալ, վառեալ. թևաւոր կամ սլաքաւոր (նետ կամ կարթ):

Bárbel պա՛րպըլ գ. Ձուկն ինչ գետոյ:

Bárber պա՛րպըր գ. Սափրիչ, վարսավիր:

To Bárber, բ, ն. Սափրել զմօրուս կամ զգլուխ, յօրինել զհերս:

Bárber-chirurgeon պա՛րպըր-քայրըրճըն գ. Վարսավիրայ. վիրաբոյժ:

Bárber-manger պա՛րպըր-մէնճըր գ. Որ զարդարեալ ունի զմօրուս, որ սիրէ պաճնել զմօրուս:

Bárberry պա՛րպէրրի գ. Է թուփ ինչ:

Bard պարտ գ. Բարդ (բանաստեղծ):

Bare պէյր ած. Մերկ, մերկանդամ, հոլանի. անծածկոյթ, անզգեստ, անվերարկու. բաց, յայտնի, անպատրուակ, մերկապարանոց. պարզ, անպաճոյճ, անզարդ, անաւթևեթ. սոսկ, միայն, առանձին, ևեթ. աղքատ, կարօտեալ, չքաւոր. հին, մաշեալ, պատառատուն:

To Bare, բ, ն. Մերկացուցանել, բանալ, թափել, բառնալ, կողոպտել:

Bare, Կատարեալ ժամանակ բայիս to Bear.

Bárebone պէյրպօն գ. Ցեցեալ յոսկերս, վտիտ, նիհար, ցամաքեալ յոյժ:

Barefáced պէրֆէյստ ած. Բացաւ երեսօք, անպատրուակ, յայտնի, մերկապարանոց. պարզերես, առանց ամօթոյ, համարձակ, անպատկառ:

Barefácedly պէրֆէյստլի մ. Յայտնի, համարձակ, առանց ամօթոյ, անպատրուակ, պարզերես, անպատկառ:

Barefácedness պէրֆէյստնէս գ. Անամօթութիւն, անպատկառութիւն, վստահութիւն, համարձակութիւն, յանդգնութիւն, ժպրհութիւն:

Bárefoot կամ Barefóoted պէրֆութ, պէրֆութէտ ած. Բոկոտն, առանց ագանելեաց կամ հողաթափի:

Báreheaded պէրհէտէտ ած. Բացագլուխ, գլխիբաց, հոլանի գլխով:

Bárely պէրլի մ. Մերկ, հոլանի. աղքատօրէն, չքաւորութեամբ. անզարդ, անպաճոյճ, անշուք, անչքաւոր. սոսկ, միայն, առանձին:

Báreness պէրնէս գ. Մերկութիւն. նիհարութիւն, ցամաքութիւն, վտտութիւն. աղքատութիւն, չքաւորութիւն, կարօտութիւն. նուաստութիւն, անկխանութիւն, հնութիւն, ապաեղութիւն (զգեստուց), անշքութիւն:

Bárgain պարկէն գ. Սակարկութիւն. վաճառք, տուրեւառ. դաշն, պայման, դաշնադրութիւն, սահման. սակ, գին. գնոց, արկածք, պատահումն:

To Bárgain, բ, չ. Սակ արկանել, գին հատանել, տուրեւառիկ լինել:

Bargaineé պարկէնի գ. Սակարկու, որ առնու կամ պահանջէ զգին:

Bárgainer պարկէնըր գ. Սակարկու, որ տայ կամ ընծայէ զգին վասն...:

Barge պարճ գ. Վարքայ, նաւակ, մակոյկ նաւապետի կամ ծովապետի:

Bárger պարճըր գ. Նաւակավար:

Bark պարք գ. Կեղեւ ծառոյ. նաւակ, վարքայ:

To Bark, բ, չ. Հաչել. աղաղակ բառնալ, յարձակիլ 'ի վերայ աղաղակաւ, կշտամբել:

To Bark, բ, ն. Կեղեւել:

Bárk-bared պարք-պէրտ ած. Կեղեւեալ, 'ի բաց հանեալ զկեղեւս:

Bárker պարքըր գ. Որ հաչէ կամ աղաղակ բառնայ. որ հանէ 'ի բաց զկեղեւս ծառոյ:

Bárky պարքի ած. Կեղեւային, 'ի կեղեւոյ, որ ունի զկեղեւ:

Bárley պարլի գ. Գարի:

Bárleybrake պարլիպրէյք գ. Խաղ ինչ գեղջկաց:

Bárley-broth պարլի-պրօթհ գ. Գարեջուր [գարի:

Bárleycorn պարլիքօրն գ. Գարեհատ, հատ գարւոյ:

Barm պարմ գ. Փրփուր գարեջրոյ:

Bármy պարմի ած. Որ ունի զփրփուր գարեջրոյ:

Barn պարն գ. Յարկ կամ շտեմարան ցորենոյ, գարւոյ, եւ այլն. յարդանոց, խոտանոց, մարագ:

Bárnacle պարնէքլ գ. Հաւ սագանման:

Barómeter պէրօմիթըր գ. Ծանրաչափ (օդացոյց գործի):

Barométrical պէրօմէթրիքէլ ած. Ծանրաչափական:

Báron պէրըն գ. Պարոն, տէր, իշխան, պետ, դատաւոր:

Báronage պէրընէյճ գ. Պարոնութիւն:

Bároness պէրընէս գ. Պարոնուհի, կին պարոնի:

Báronet պէրընէթ գ. Ասպետ կամ փոքր պարոն:

Bárony պէրընի գ. Պարոնութիւն, պատիւ կամ սահման պարոնութեան:

Bároscope պէրօսքօփ գ. Ծանրագիտակ կամ ծանրագուշակ (գործի):

Bárracan պէրրէքէն գ. Այծեայ:

Bárrack պէրրէք գ. Հիւղ կամ տաղաւար զինուորաց:

Bárrator պէրրէթըր գ. Կռուասէր, կռուարար, որ վերստին վէճ յուզէ ընդդէմ օրինաց կամ դատաստանի:

Bárratry պէրրէթրի գ. Կռուարարութիւն, նենգութիւն, չարութիւն. հակառակութիւն ընդդէմ օրինաց, դաւաճանութիւն օրինաց:

Bárrel պէրրէլ գ. Տակառ, տակառակ. չափ հեղանիւթոց. եղէգն (հրացանի). գլան:

To Bárrel, բ, ն. Դնել կամ արկանել 'ի տակառ:

Bárrel-bellied պէրրէլ-պէլլիտ ած. Տակառափոր, մեծափոր:

Bárren պէրրէն ած. Ամուլ, անզաւակ, անծնունդ. անբերրի, անպտուղ, անբեղմնաւոր, անարգասաւոր, ցամաք:

Bárrenly պէրրէնլի մ. Ամլութեամբ, անպտղութեամբ, ցամաքութեամբ:

Bárrenness պէրրէննէս գ. Ամլութիւն, անզաւակութիւն. անպտղութիւն, անարգասաւորութիւն, անծննդականութիւն, ցամաքութիւն:

Bárren-wort պէրրէն-ուըրթ գ. Է տունկ ինչ:

Bárrful պարֆուլ ած. Բազմախնդիրն, բազմարգել, դժուարին, խոչեալ:

Barricáde պէրիքէյտ գ. Պատնէշ, կրձիմ անցից, ջերասար փակարան. արգել, խո-

վան, խոչ, կրճիմն, խցանք:

To Barricáde, բ, ն. Փակել, արգելուլ զանցս. ընուլ, խցանել:

Barricádo պէրրիքէտօ գ. Պատնէշ, պատուար, ցանկ, փակարան:

To Barricádo բ, ն. Ամրացուցանել, փակել, խցանել, ընուլ:

Bárrier պէրրիէր գ. Պատնէշ, պատուար, շրջապատ, ամրութիւն, ցանկ, փակարան. արգել, խափան, կրճիմն. սահման, եզր:

Bárrister պէրրիսթըր գ. Փաստաբան կամ պաշտպան 'ի դատի:

Bárrow պէրրօ գ. Փոքրիկ սայլ ձեռօք ձգելոյ: Hand-barrow, շալակ դագաղանըման (զոր տանին ձեռամբ երկու անձինք): Wheel-barrow, սայլակ յեսանի անուաւոր (զոր յեսանաւորն մղէ զառաջեաւ):

Bárrow, գ. Խոզ:

To Bárter պարթըր բ, չ. Փոխանակել ինչ 'ի տուրեւառ:

To Bárter, բ, ն. Փոխանակել, փոխել ինչ...:

Bárter, գ. Տուրեւառք 'ի ձեռն փոխանակութեան:

Bárterer պարթըրըր գ. Որ տուրեւառիկ լինի փոխանակութեամբ:

Bártery պարթըրի գ. Փոխանակութիւն վաճառուց:

Bártram պարթրէմ գ. Սոխորմ (բոյս). նոյն է և Pellitory.

Base պէյս ած. Ցած, նուաստ, անարգ, անպիտան, փանաքի. նուաստախոհ, գըծուծ, ժլատ, վատ, անարի. վատազգի, վատատոհմիկ, անհարազատ. բամբ (ձայն):

Báse-born պէյս-պօրն ած. Անհարազատ, պոռնկորդի, որդի շնութեան, ծնեալ յօտար անկողնոյ:

Báse-court պէյս-քօրթ գ. Ստորին կամ 'ի խոնարհ դատին:

Base-mínded պէյս-մայնտէտ ած. Նուաստախոհ, անպիտան, վատ:

Base-víol պէյս-վայըլ գ. Բամբաձայն ջութակ:

Base, գ. Խարիսխ, հիմն, հաստատութիւն. պատուանդան. ծոպ, վերջք, վերջաւոր. զանկապանք. փակարան, տեղի սկզբնաւորութեան ձիրնթացից կամ արշաւանաց. լար նուագարանի բամբաձայն. խաղ ինչ գեղջկաց:

To Base, բ, ն. Նուաստացուցանել, իջուցանել զգին, դիւրագին առնել, խառնել կամ խարդախել զհրահալելիս:

Básely պէյսլի մ. Նուաստաբար, անարգաբար, վատութեամբ, անարժանութբ. անհարազատութեամբ, յօտար անկողնոյ, 'ի պոռնկութենէ կամ 'ի շնութէ (ծնեալ):

Báseness պէյսնէս գ. Ցածութիւն, անարգութիւն, նուաստութիւն, անպիտանութիւն, վատութիւն. վատատոհմութիւն. բամբութիւն ձայնի:

To Bash պէշ բ, չ. Կորանալ, կորագլուխ լինել, յամօթ լինել, պատկառել, ամաչել, զամօթի հարկանել:

Basháw պէշօ գ. Փաշայ (Թուրքաց):

Báshful պէշֆուլ ած. Ամօթխած, պարկեշտ, երկիւղած. ամօթապարտ, պատկառեալ, կորագլուխ:

Báshfully պէշֆուլլի մ. Ամօթխածութբ, պատկառանօք, պարկեշտս, երկիւղածութեամբ:

Báshfulness պէշֆուլնէս գ. Ամօթ, ամօթխածութիւն, պատկառանք, պարկեշտութիւն, երկիւղ, երկիւղածութիւն. կարանք:

Básil պէզիլ գ. Ռահան կամ ռեհան, շահասպրամ:

Básil, գ. Կարթաձև սայր գործեաց ատաղձագործի:

Básil, գ. Յարդարեալ կաշի ոչխարի:

To Básil, բ, ն. Կարթաձև յօրինել զսայր գործւոյն:

Basílica պէզիլիքէ գ. Միջին կամ գլխաւոր երակ բազկի, շահերակ:

Basílical կամ Basílick պէզիլիքէլ, պէզիլիք ած. Գլխաւոր երակի:

Básilick պէզիլիք գ. Արքունիք, սրահ արքունեաց. մայր կամ գլխաւոր եկեղեցի, կաթուղիկէ:

Basílicon պէզիլիքօն գ. Իւղ ինչ բաղադրածոյ:

Básilisk պէզիլիսք գ. Բասիլիսկոս, արքայիկ օձ, քարբ. թնդանօթ ինչ:

Básin պէյսն գ. Կոնք, տաշտ, սան, աւազան, լգարան. ծովակ, լճակ. ընդունարան, անօթ. կայարան (չինութե կամ նորոգութեան նաւու). խոռոչ, բաւիղ. Basins of a balance, թաթք կշռոց:

Básis պէյսիս գ. Խարիսխ, հիմն, հաստատութիւն, ամրութիւն. պատուանդան:

To Bask պէսք բ, ն. Ջերմացուցանել յարեւու կամ առ հրով:

To Bask, բ. չ. Ջեռնուլ կամ կալ յարեւու:

Básket պէսքէթ գ. Կողով, տաւաղան, որթ, զամբիւղ, սակառի:

Básket-hilt պէսքէթ-հիլթ գ. Երախակալ որոյ կողովաձև յօրինեալ 'ի պաշտպանութիւն ձեռին:

Básket-woman պէսքէթ-ուըմէն գ. Կին կողովակիր կամ զամբիւղատար:

Bass պէյս ած. Բամբ (ձայն՝ ըստ երաժշտաց):

Bass-viol պէյս-վա՛յըլ Տես Base-viol.

Bass պէս գ. Սփրիդ ինչ՝ զոր 'ի կիր առնուն յեկեղեցիս:

Bass-relíef պէս-ռիլէֆ գ. Խորաքանդակ (ըստ քանդակագործաց):

Básset պէ՛սսէթ գ. Խաղ ինչ թղթոյ:

Bássock պէ՛սսօք գ. Սփրիդ, փսիաթ:

Bassón կամ Bassóon պէսսո՛ւն գ. Նուագարան ինչ փչողական:

Bástard պէ՛սթէրտ գ. Պոռնկորդի. անհարազատ:

Bástard, ած. Անհարազատ, պոռնկորդի. օտար, այլաբուն, սուտ, խարդախեալ, այլայլեալ:

To Bástard, բ, ն. Ցուցանել զանհարազատութիւնն:

To Bástardize պէ՛սթէրտայզ բ, ն. Ցուցանել զանհարազատութիւնն կամ զլինելն պոռնկորդի. ծնանել զոք յանկարգ ամուսնութենէ:

Bástardly պէ՛սթէրտլի մ. Անհարազատաբար, իբրև օտար կամ անհարազատ. իբրև զպոռնկորդի:

To Baste պէսթ բ, ն. Հարկանել գաւազանաւ, ծեծել, գան հարկանել. արկանել կոզի 'ի վերայ խորովածոյն 'ի շամփրի. կարել հարևանցի, կցել:

Bastináde կամ Bastinádo պէսթինէյտ, պէսթինէ՛տօ գ. Հարուած գաւազանի, գան, ծեծումն:

To Bastináde կամ *To* Bastinádo, բ, ն. Հարկանել գաւազանաւ, գան հարկանել, ծեծել, բրածեծ առնել: [պատնէշ:

Bástion պէ՛սչըն գ. Մարտկոց, պատուար,

Bat պաթ կամ պէթ գ. Բիր, գաւազան:

Bat, գ. Չղջիկ, չղջիկն, չղջիկան:

Bát-fowling պէ՛թ-ֆաուլինկ գ. Հաւորսութիւն 'ի գիշերի բոցով հրոյ:

Bátable պէ՛յթէպլ ած. Վիճելի, յորոյ վերայ մարթ է յարուցանել կռիւ կամ հակառակութիւն, անորոշ:

Batch պէչ գ. Փուռն մի հաց. նոյն չափ կամ քանակութիւն խմորոյ:

Bate պէյթ գ. Կռիւ, կագ, վէճ, հակառակութիւն:

To Bate, բ, ն. Իջուցանել, նուազեցուցանել, թուլացուցանել, պակասեցուցանել, հատանել, բառնալ:

To Bate, բ, չ. Իջանել, նուազիլ, պակասիլ, զիջանիլ, թուլանալ:

Bate, Կատարեալ ժամանակ բայիս to Bite. (անսովոր):

Báteful պէ՛յթֆուլ ած. Վիճաբանական. վիճաբանասէր, կռուարար, խռովայոյզ:

Bátement պէ՛յթմէնթ գ. Նուազութիւն, պակասութիւն:

Bath պա՛թհ գ. Բաղանիք, լուալիք. լոգարան, կոնք, աւազան. քրտնարան. ջերմութիւն, քրտնումն. բաթ կամ բաթոս (չափ Եբրայեցւոց):

To Bath պէյթհ բ, ն. Լուանալ ('ի բաղանիս). կակղել կամ մեղմացուցանել 'ի ձեռն ջերմ հեղանիւթոյ. թրջել, թանալ, ոռոգել, ոռոգանել, ողողել, թաթաւել:

To Bath, բ, չ. Լուանիլ, ողողիլ, ոռոգիլ:

Báting պէ՛յթինկ նխ. Բաց 'ի, 'ի բաց առեալ, բայց, բայց միայն:

Bátlet պէ՛թլէթ գ. Թակ կամ թիակ թափչաց:

Batóon պէթո՛ւն գ. Ցուպ, գաւազան, բիր:

Báttailous պէ՛թթէյլըս ած. Պատերազմական, մարտիկ, ճակատամարտ:

Battália պէթթէ՛լիէ գ. Ճակատ մարտի, ճակատամարտ:

Battálion պէթթէ՛լիըն գ. Գունդ կամ խումբ ինչ զօրաց. վաշտ, վաշտական. զօրք:

To Bátten պէ՛թթն բ, ն. Գիրացուցանել, ստուարացուցանել, պարարել, պարարտացուցանել:

To Bátten, բ, չ. Գիրանալ, ստուարանալ, յօրանալ, պարարիլ:

Bátten, գ. Ձող ինչ փայտի (ըստ ատաղձագործաց):

Bátter պէ՛թթըր գ. Զանգուած, խառնուրդ նիւթոց հարմարք 'ի ձեռն հեղանիւթոյ:

To Bátter, բ, ն, Հարկանել, բաղխել, տապալել, յերկիր կործանել. 'ի գործ ածել, մաշեցուցանել, հնացուցանել:

Bátterer պէ՛թթըրըր գ. Որ հարկանէ կամ բաղխէ:

Báttery պէ՛թթըրի գ. Հարուած, բաղխումն. շարք թնդանօթից 'ի բաղխել զպարիսպն. բլրակ կամ պատնէշ թնդանօթից. ուժգին հարուած կամ կռփահարութիւն (ըստ իրաւագիտաց):

Báttle պէ՛թթլ գ. Ճակատ մարտի, ճակատամարտ, ռազմ, պատերազմ, կռիւ մարտի. գունդ զօրաց յօգնականութիւն. միջին և մեծ գունդ զօրաց:

To Báttle, բ, չ. Մարտ կամ պատերազմ տալ, տալ մարտ պատերազմի, պատերազմել, կռուել, մաքառել:

Báttle-arráy պէ՛թթլ-էրրէյ գ. Հանդէս ճակատու մարտի, ճակատ մարտի, ճակատամարտ:

Báttle-axe պէ՛թթլ-էքս գ. Տապար զինուորաց (գործի ինչ պատերազմական):

Báttle-door պէ՛թթլ-տօր գ. Թիակ գնտակախաղութեան:

Báttlement պէ՛թթլմէնթ գ. Ատամնաւոր

որմն 'ի կատար շինուածոյ՝ առ 'ի դիտել զթշնամիս:

Bátty պէթթի ած. Զղջիկեան:

Bávaroy պէվէրօյ գ. Վերարկու կամ թիկնոց ինչ:

Baubeé պօպի գ. Կէս ֆէնի դրամ (Սկովտիոյ):

Bávin պէվին գ. Ճերտ կամ փաւազան (զոր 'ի խրձունս կապեն):

Báwble պօպլ գ. Բոժոժք, ուլունք, խաղալիկ տղայոց, մնոտիք:

Báwbling պօպլինկ ած. Խաղալիկ, չնչին, տղայական:

Bawcock պօքօք գ. Խորամանգ կամ ճարտար ոք:

Bawd պօտ գ. Կաւատ, բոզաւագ:

To Bawd, բ., չ. Կաւատութիւն առնել, բոզաւագ լինել:

Báwdily պօտիլի մ. Պագշոտութեամբ, գարշութեամբ, անպարկեշտ:

Báwdiness պօտինէս գ. Պագշոտութիւն, գարշութիւն, զազրութիւն:

Báwdrick պօտրիք գ. Գօտի, կամար: Տ. Baldrick.

Báwdry պօտրի գ. Կաւատութիւն, բոզաւագութիւն. պագշոտութիւն, գարշութիւն կամ զազրութիւն 'ի բանս:

Báwdy պօտի ած. Գարշ, զազիր, աղտեղի. վաւաշ, պագշոտ, անպարկեշտ, անհամեստ:

Báwdy-house պօտի-հաուս գ. Բոզանոց, պոռնկոց:

To Bawl պօլ բ., չ. Աղաղակել, աղաղակ բառնալ, ձայն արձակել, գոչել, ճիչ բառնալ, ճչել:

To Bawl, բ., ն. Բարձր կարդալ, քարոզել, հրատարակել ձայնիւ:

Báwrel պօրէլ գ. Տեսակ ինչ բազէի:

Báwsin պօսին գ. Չորքոտանի ինչ տգեղ: Տես Badger.

Bay պէյ ած. Ճառատ կամ 'ի գոյն կաղնոյ:

Bay, գ. Ծոց կամ խորշ ծովու:

Bay, գ. Պաշարումն, անկանելն 'ի նեղ յերեսաց թշնամեաց:

Bay, գ. Մեծութիւն կամ հաստատութիւն շինուածոյ (ըստ ճարտարապետաց):

Bay կամ Bay-tree, գ. Դափնի, սարդ կամ սարդենի:

Bay, գ. Պսակ դափնիդեայ, սարդեան կամ սարդենեան, բրաբիոն:

To Bay, բ., չ. Հաչել. պաշարել, շուրջ փակել, 'ի նեղ արկանել:

To Bay, բ., ն. Ջհեռ մնգիլ կամ յարձակիլ 'ի վերայ աղաղակաւ:

Bay salt պէյ սօլթ գ. Աղ ծովային:

Bay window պէյ ուինտօ գ. Պատուհան կամարաձև 'ի պատշգամբի:

Báyard պէյէրտ գ. Աշխէտ ձի:

Báyonet պէյօնէթ գ. Սլաք կամ աշտէ հաստատեալ 'ի ծայր հրացանի:

Bdéllium տէլլիըմ գ. Խէժ կամ խունկ ինչ արևելեան:

To Be պի բ., չ. Լինել, եղանիլ, գոլ. գըտանիլ, ունել, կեալ: He has been, եղև, գտաւ, եկաց: Be what thou hop'st to be, լեր զոր ինչ յուսաս լինել: Be sure, լեր աներկեան, հաւատա անշուշտ: If it be to descent, եթէ իջանելոց է, եթէ հանդերձեալ է կամ ունի իջանել: Thanks be to God, գոհութիւն կամ փառք Աստուծոյ: Let be, թող անդր 'ի բաց:

Béach պիչ գ. Ծովափն, ծովեզր, ափն ծովու:

Béached պիչէտ ած. Ծովափնեայ, կացեալ ընդդէմ ալեաց:

Béachy պիչի ած. Ծովափնեայ, ծովեզերեայ, որ ունի ծովափն:

Béacon պիքն գ. Աշտարակ կանգնեալ 'ի բարձու՝ առ'ի նշան կամ 'ի տալ լոյս:

Bead պիտ գ. Հատք համարչի. վարդարան, պսակ աղօթից, աղօթք. հատք կամ շարք մարգարտոյ, և այլն. հատ, գնդիկ:

Bead tree պիտ թրի գ. Ազատ դրախտ. (տունկ):

Béadle պիտլ գ. Սպասաւոր, պատգամաւոր, պաշտօնեայ:

Béadroll պիտրօլ գ. Ցուցակ յիշատակելեաց յաղօթս:

Béadsman պիտզմէն գ. Աղօթարար, աղօթամատոյց, աղօթանուէր:

Béagle պիկլ գ. Ճնիկ որսորդ:

Béack պիք գ. Կտուց թռչնոյ. ցռուկ նաւաց. բերան կամ ծայր կտցաձև:

Béaked պիքէտ կամ պէքդ ած. Կտցաւոր, կտցաձև:

Béaker պիքըր գ. Բաժակ կամ ըմպանակ կտցաւոր:

Beal պիլ գ. Պալար, եղունգն, խաղուարտ:

To Beal, բ., չ. Պալարանալ, խաղուարտիլ:

Beam պիմ գ. Գերան, հեծան. լուծ կշռոց. առեղն եղջերուի. գլանակ կամ քեղի կտաւոյ. սարի սատայնանկաց. նշոյլ, ճաճանչ, շող, շառաւիղ, ճառագայթ:

To Beam, բ., չ. Ճառագայթել, նշողել, ցոլանալ, ճառագայթ կամ շառաւիղ արձակել:

Beam tree պիմ թրի գ. Սին վայրի:

Béamy պիմի ած. Ճառագայթարձակ, ճառագայթաւէտ, նշուլազարդ, նշուլա-

գեղ, շողշողուն, ճաճանչաւոր, բազմափայլ. բազմաստեղն, աստեղնաւոր:

Bean պին գ. Բակլայ. լուբիա:

Bean caper պին քէյփըր գ. Բոյս ինչ:

To Bear պէյր բ, ն. (կատարեալ ժամանակն լինի I bore կամ bare, ընդունելութիւն անցեալ՝ bore կամ born). Կրել, բառնալ, տանել, բերել, բարձեալ բերել, ունել. ցուցանել, երեւեցուցանել. հանդուրժել, համբերել, ժուժկալել, զդէմ ունել. Թոյլ տալ, Թողուլ, ներել. բաւական կամ ձեռնհաս լինել. պտղաբերել, բերել կամ տալ պտուղ. զաւակագործել, ծնանել. ծնուցանել, տալ զծնունդ. ստանալ, ժառանգել. բերել 'ի ձեռս, զբեռամբ ածել, տիրել. յանձին բերել. տալ, ընծայել, մատուցանել. պարտական լինել, ունել տալ պատասխանի. ընուլ, ունել զտեղի. լինել նպատակ. ունել կամ վարել զանձն. մղել, ձգել, վարել, սախալել, բռնադատել, նեղել. գրգռել, յորդորել, քաջալերել, զօրացուցանել: To bear in hand, յածեցուցանել, ժամանակաճառ առնել, խաբել, պատրել: To bear off, առեալ տանել, տանել 'ի բաց, բռնութեամբ խլել, կորզել, յափշտակել: To bear out, 'ի վեր կամ բարձեալ ունել, պաշտպանել, ձեռն տալ, օգնել, ընդդէմ կալ:

To Bear, բ, չ. Կրել, տանել, համբերել, չարչարիլ. պտղաբերել, արդիւնաշատ լինել. արդիւնանալ, արդեամբք կատարիլ, զհետ գալ, յաջողիլ, լինել. յանձին բերել, գործել, կատարել. ձգիլ, բերիլ, դիմել. ներգործել, շարժել, մղել, ընդդէմ կալ, ընդհարկանիլ, բաղխել. անկանիլ 'ի վերայ. հայիլ, կալ 'ի վերայ: To bear up, յոտին կամ հաստատուն կալ, մնալ անշարժ, ոչ անկանիլ: To bear with, տանել, համբերել, ներել, կրել, յանձն առնուլ:

Bear, գ. Արջ. արջ համաստեղութիւն: Greater bear, մեծ արջ: Lesser bear, փոքր արջ:

Bear-bind պէյր-պայնտ գ. Պատատուկ (բոյս):

Bear-fly պէյր-ֆլայ գ. Մլջատ ինչ (արջաճանճ կամ արջամեղու):

Bear-garden պէյր-կէարտն գ. Տեղի գազանամարտի, կամ փակարան արջոց. տեղի խռովութեան կամ ամբոխից:

Bear's-breech պէյրզ-պրիչ գ. Տունկ ինչ, ակքան:

Bear's-ear պէյրզ-իր գ. Բոյս ինչ (արջականջ):

Bear's-foot պէյրզ-ֆութ գ. Տեսակ ինչ եղեբորոսի (ոտն արջու):

Bear's-wort պէյրզ-ուըրթ գ. Խոտ ինչ (արջխոտ):

Beard պէյրտ գ. Մօրուք կամ մօրուսք. քիստ կամ փուշք հասկի ցորենոյ. Թեւ կամ սլաքն նետի. կզակ երիվարին՝ որ ունի զպանդանաւանդն: *To* do any thing to a man's beard, առնել ընդդէմ կամ 'ի նախատինս ուրուք, յերեսս կամ 'ի դէմս հարկանել, այպանել, պախարակել:

To Beard, բ, ն. Ունել կամ ձգել զմօրուացն. յերեսս հարկանել, ընդդէմ կալ, 'ի դիմի հարկանիլ, ձայն տալ, յառաջ կոչել, այպանել, պախարակել:

Béarded պէյրտէտ ած. Մօրուսաւոր, որ ունի զմօրուս. քիստաւոր, որ ունի զքիստ կամ զփուշ. Թեւաւոր կամ սլաքաւոր:

Béardless պէյրտլէս ած. Անմօրուս. ժիր, երիտասարդ, հուժկու, զօրաւոր:

Béarer պէյրըր գ. Բերող, տանող, որ բերէ. պատգամաւոր, պատգամաբեր. բեռնակիր, բեռնաբարձ. կրող. մեռելաթաղ, դիակիր. պտղաբեր, որ տայ զպտուղ, տահմական. որմն ինչ (ըստ ճարտարապետաց):
Bearer of unhappy news, բօԹաբեր, գուժաբեր:

Béarherd պէյրհըրտ գ. Հովիւ խաշանց, խաշնարած:

Béaring պէյրին գ. Կողմն, դիրք, հայեցուած. շարժուածք, ընԹացք, եղանակ, կերպարանք:

Béarward պէյրուըրտ գ. Արջպան, արջապան:

Beast պիյսթ գ. Անասուն, գրաստ, գազան. անբան կենդանի, անբան. գրաստամիտ, վայրենի, անասնաբարոյ:

Béastliness պիյսթլինէս գ. Անբանութիւն, գազանութիւն, անասնաբարոյութիւն, վայրենութիւն:

Béastly պիյսթլի ած. Անբանական, անասնական, գազանական. անասուն, անբան:

To Beat պիյթ բ, ն. (կատարեալ ժամանակն beat, անցեալ ընդունելութիւն beat կամ beaten). Հարկանել, բաղխել, կոծել. գան հարկանել, ծեծել, գանել. հարկանել զնուագարան, հնչեցուցանել. ծեծել յանկանի, լեսուլ, մանրել, փշրել. բաղխել կամ հարկանել կռանաւ, ծաւալել, կռել. կոխել ոտամբ, ոտնակոխ առնել. ծեծել կամ հոսել զցորեան. հարուլ. բաղխել կամ հարկանել բաբանաւ. բաղխել իբրեւ զջուր կամ զհողմ. կոխել կամ հատանել զճանապարհն, հարԹել. հարկանել, յաղԹել, պարտել, նուաճել. վաստակեցուցանել, աշխատ առնել, նեղել, տանջել. խոնարհեցուցանել յերկիր, իջու-

ցանել 'ի վայր. ընկճել, ճնշել, նկուն առնել. մղել, վարել, վտարել, մերժել, հանել 'ի բաց. բաբախել, բաղխել զկէս: To beat down, խնուցանել կամ նուազեցուցանել զգինն, բառնալ 'ի գնոյն: To beat up, յարձակիլ կամ դիմել 'ի վերայ յանկարծակի, շփոթել, խռովել, ապշել: To beat the hoof, քայլել, գնալ, ընթանալ, գնալ հետիոտս:

To Beat, բ, չ. Զարկանել, ցնցել. հարել, խաղալ, դիմել, անկանիլ. բաղխել զդուռնն. բաբախել, շարժիլ սաստ. խռովիլ, ծփիլ, տատանիլ, յուզիլ. յուզել, քննել, 'ի խնդիր լինել, գուն գործել. աշխատանալ, իջանել, բանանալ 'ի վերայ, նեղել, տանջել. սաստ կրկնել, յաճախել զբանն:

Beat, գ. Զարկ, զարկուած, հարուած, հարուածն, բաղխումն, հնչիւն:

Béaten պի՛տն ած. Կոխեալ, արահետ: No beaten road, անկոխ կամ ամայի ճանապարհ:

Béater պի՛տըր գ. Սանդխառն. թակ, տափան, գործի հարկանելոյ. որ հարկանէ կամ բաղխէ:

Beatífical կամ Beatífick պիէտի՛ֆիքէլ, պիէտի՛ֆիք ած. Երանացուցիչ, երանական, երանելի, երանաւէտ:

Beatífically պիէտի՛ֆիքէլլի մ. Երանութեամբ, երանաւէտ փառօք կամ տեսութեամբ:

Beatificátion պիէտիֆիքէ՛շըն գ. Երանացուցանելն, երանացուցումն:

To Beátify պիէ՛տիֆայ բ, ն. Երանացուցանել, երանելի առնել. կարգել 'ի դաս երանելեաց:

Béating պի՛տին գ. Հարուած, գան, խրատ, գաւազան խրատու:

Beátitude պիէ՛տիտիուտ գ. Երանութիւն, երջանկութիւն, երանաւէտ կեանք, երանական փառք. երանութիւն աւետարանական:

Beau պօ գ. Պճնասէր, տարփաւոր:

Béaver պի՛վըր գ. Բեհեկ մշկոյ, կուղբ. գլխարկ յօրինեալ 'ի մազից կղբոյ. պահպանակ երեսաց (մասն սաղաւարտի):

Béavered պի՛վըրտ ած. Ծածկեալ պահպանակաւ երեսաց, որ կրէ զսաղաւարտ հանդերձ պահպանակաւ:

Beaúish պօ՛յիշ ած. Պճնասիրի կամ տարփաւորի, պճնապաճոյճ, պճնազարդ, պճնայօրէն:

Beaúteous պիու՛թիըս ած. Գեղեցիկ, գեղադէշ, գեղեցկատեսիլ, գեղեցիկ տեսանելով, ընտիր, բարի, վայելուչ, հաճոյ աչաց, չքնաղ:

Beaúteously պիու՛թիըսլի մ. Գեղեցիկ տեսլեամբ, գեղեցկապէս, գեղեցիկ իմն, բարւոք:

Beaúteousness պիու՛թիըսնէս գ. Գեղեցկութիւն, վայելչութիւն, բարութիւն, չքնաղութիւն, շքեղութիւն:

Beaútiful պիու՛թիֆուլ ած. Գեղեցիկ, ընտիր, վայելուչ, բարի, գեղեցկատեսիլ, շքեղ, պայծառ, պերճ, չքնաղ:

Beaútifully պիու՛թիֆուլլի մ. Գեղեցկապէս, գեղեցիկ, բարւոք, գեղեցիկս կամ վայելուչս, շքեղաբար:

Beaútifulness պիու՛թիֆուլնէս գ. Գեղեցկութիւն, վայելչութիւն, բարութի, չքնաղութիւն, շքեղութիւն, պայծառութիւն:

To Beaútify պիու՛թիֆայ բ, ն. Գեղեցկացուցանել, չքնաղացուցանել, գեղեցիկ կմ՛ չքնաղ յօրինել, զարդարել, պճնել, պճնազարդել, յօրինել, շքեղազարդել, պայծառազարդել:

To Beaútify, բ, չ. Գեղեցկանալ, շքեղանալ, չքնաղանալ, վայելչանալ, պայծառանալ, պերճանալ:

Beaúty պիու՛թի գ. Գեղեցկութիւն, վայելչութի, վայելուչ կերպարանք, շնորհք, զարդ, յօրինուած, պճնութիւն. գեղեցիկ կամ ընտիր հատուած բանի, ընտրելագոյնն. գեղեցիկ, գեղադէշ կամ գեղեցկատեսիլ անձն:

To Beaúty, բ, ն. Գեղեցկացուցանել, զարդարել, յօրինել:

Beaúty-spot պիու՛թի-սփօթ գ. Պխակ, նիշ ('ի զարդ գեղեցկութեան):

Becafíco պէքէֆի՛քօ գ. Թզկերուկ (թռչուն):

To Becálm պիքա՛մ բ, ն. Խաղաղել, հանդարտել, դադարեցուցանել, կասեցուցանել յընթացից կամ 'ի շարժմանէ, անդորրացուցանել:

Becáme պիքէ՛յմ Կատարեալ ժամանակ to Become բայի:

Becaúse պիքօ՛զ շ. Զի, քանզի, փոխանակ զի, որովհետեւ. որպէս զի, վասն, սակս, յաղագս, առ:

To Bechánce պիչէ՛նս բ, չ. Անկանիլ, պատահել, հանդիպել, անցանել ընդ:

Béchicks պէ՛չիքս գ. Դեղ օգտակար հազի:

To Beck պէք բ, ն. Ակնարկի առնել, ակնարկել, հրամայել, նշանացի խօսել, տալ նշան շարժմամբ գլխոյ:

Beck, գ. Ակնարկութիւն, նշան. նշան հրամանի, հրաման:

To Béckon պէ՛քն բ, չ. Ակնարկել, տալ զնշան, հրամայել:

To Beclíp պիքլի՛փ բ, ն. Ընդգրկել:

To Becóme պիքը՛մ բ, չ. (կատարեալ ժա-

մանակն I became). Լինել, եղանիլ, դառնալ, գտանիլ: To become of, պատահիլ, անցանել ընդ, հանդիպել, հասանել, դիպիլ:

To Becóme, բ, ն. Պատշաճիլ, յարմարիլ, 'ի դէպ գալ, վայելուչ լինել, 'ի ձահ ելանել:

Becóming պիքը՛մին ած. Պատշաճ, յարմար, վայելուչ, 'ի դէպ, քաջադէպ, քաջավայելուչ, քաջայարմար, պատշաճական, վայելչական, 'ի ձահ:

Becóming, գ. Պատշաճութիւն, վայելչութիւն, զարդ:

Becómingly պիքը՛մինլի մ. Պատշաճապէս, յարմարաբար, 'ի դէպ, վայելուչ իմն, 'ի ձահ, ձահողակի:

Becómingness պիքը՛միննէս գ. Պատշաճութիւն, յարմարութիւն, վայելչութիւն, ձահողութիւն, քաջադիպութիւն:

Bed պէտ գ. Անկողին, մահիճ. խշտիք, բոյն, որջ. ննջարան, տեղի կամ սենեակ ննջելոյ. ամուսնութիւն, առագաստ. ածու 'ի պարտիզի, ակօսամէջ. տաշտ գետոյ, յատակ. հունք, շտեմարան. պատիճ, կեղև. ծածկոյթ, ծածկարան, սփռոց. բազմոց, յենարան: To bring to bed, ծընանիլ, ծննդագործել: To make the bed, յօրինել կամ յարդարել զանկողինն:

To Bed, բ, ն. Մտանել յանկողին կամ ննջել 'ի միասին, քունել ընդ. դնել յանկողնի, մուծանել յանկողին, ննջեցուցանել. առնել անկողնակից. անկել 'ի հող. հանգուցանել, պատսպարել. արկանել կամ սփռել կարգաւ:

To Bed, բ, չ. Անկողնակից լինել, բնակել ընդ կնոջ:

To Bedábble պիտէ՛պըլ բ, ն. Ոռոգանել, սրսկել, թանալ:

To Bedággle պիտէ՛կըլ բ, ն. Աղտեղել, աղմաշաղախ առնել, շաղախել տղմով:

To Bedásh պիտէ՛շ բ, ն. Շաղախել, թաթաւել, ոռոգանել, սրսկել:

To Bedáub պիտօ՛պ բ, ն. Աղտեղել, շաղախել:

To Bedázzle պիտէ՛զըլ բ, ն. Խտղել [զաչս:

Bédchamber պէ՛տչէմպըր գ. Սենեակ ննջելոյ կամ հանգստեան:

Bédclothes պէ՛տքլօթզ գ. Ծածկարան անկողնոյ:

Bédder կամ Bedétter պէ՛տտըր, պիտէ՛թըր գ. Ստորին երկանաքար մամլոյ կամ հնձանի իւղոյ:

Bédding պէ՛տտին գ. Սպասք անկողնոյ, անկողին:

To Bedéck պիտէ՛ք բ, ն. Զարդարել, պճնել, շքեղազարդել:

Bédehouse պէ՛տհաուս գ. Աղքատանոց:

To Bedéw պիտի՛ու բ, ն. Ցօղել, սրսկել, ոռոգանել:

Bédfellow պէ՛տֆէլօ գ. Անկողնակից, ընկեր անկողնոյ:

To Bedíght պիտա՛յթ բ, ն. Պճնել, զարդարել, յօրինել:

To Bedím պիտի՛մ բ, ն. Ստուերացուցանել, մթագնել, ծածկել ամպով, խաւարեցուցանել:

To Bedízen պիտա՛յզըն բ, ն. Հանդերձել, յօրինել, զարդարել, պճնել:

Bédlam պէ՛տլըմ գ. Յիմարանոց. յիմար, որ կայ 'ի յիմարանոցի:

Bédlam, ած. Յիմարանոցի:

Bédlamite պէ՛տլըմայթ գ. Յիմար, եղեալ 'ի յիմարանոցի:

Bédmaker պէ՛տմէյքըր գ. Որ յօրինէ կամ յարդարէ զանկողինս 'ի համալսարանի:

Bédmate պէ՛տմէյթ գ. Անկողնակից, ընկեր անկողնոյ:

Bédmoulding կամ Bédding moulding, պէ՛տմօլտին, պէ՛տտին մօլտին գ. Ստորին մասն շքանակի շինուածոյ:

Bédpost պէ՛տփօսթ գ. Մահճակալ, ոտն մահճաց:

Bédpresser պէ՛տփրէսըր գ. Ընկեր յամրաշարժ և ալերդ:

To Bedrággle պիտրէ՛կըլ բ, ն. Աղտեղել կամ շաղախել զհանդերձս:

To Bedrénch պիտրէ՛նչ բ, ն. Թանալ, թրջել, սրսկել, ոռոգանել, թաթաւել:

Bédrid պէ՛տրիտ ած. Անկեալ 'ի մահճի, մահճական (ծեր կամ հիւանդ):

Bédrite պէ՛տրայթ գ. Իրաւունք կամ պարտք անկողնոյ ամուսնութեան:

To Bedróp պիտրո՛փ բ, ն. Ցանել, սրսկել, ոռոգանել, թաթաւել:

Bédstead պէ՛տսթէտ գ. Տախտակք կամ նստարան մահճաց:

Bédstraw պէ՛տսթրօ գ. Անկողին յարդալից:

Bedswérver պէտսուէ՛րվըր գ. Անհաւատարիմ անկողնոյ (ամուսնութեան):

Bédtime պէ՛տթայմ գ. Ժամանակ անկողնոյ կամ ննջելոյ:

To Bedúng պիտը՛նկ բ, ն. Աղբ արկանել, աղբով պարարտացուցանել կամ ծածկել:

To Bedúst պիտը՛սթ բ, ն. Ցանել զփոշի, լնուլ կամ ծածկել փոշւով:

Bédward պէ՛տուըրտ մ. Յանկողինն կոյս, 'ի կողմն անկողնոյ:

To Bédware պէ՛տուէր բ. ն. Փոքրկացուցանել, ոչ տալ աճել, դաճաճ թողուլ:

Bédwork պէ՛տուըրք գ. Գործ արարեալ յանկողնի կամ անաշխատ:

Bee պի՛ գ. Մեղու. այր աշխատասէր:
Bee-eater պի՛իթըր գ. Մեղուակեր (թըռչուն ինչ):
Bee-flower պի՛-ֆլաուըր գ. Բար ինչ:
Bee-master պի՛-մասթըր գ. Մեղուապետ, որ պահէ կամ սնուցանէ զմեղուս, տէր մեղուանոցի:.
Beech պի՛չ գ. Հաճարի:
Béechen պի՛չըն ած. Հաճարեայ:
Beef պի՛ֆ գ. Միս արջառոյ. արջառ, եզն, կով, ցուլ. (յոգնականն լինի beeves).
Beef, ած. Ի մսոյ արջառոյ:
Beef-eater պի՛ֆ-իթըր գ. Անձնապահապետ կամ սպասաւոր սուրնթեր արքայի:
Been պի՛ն Ընդունելութիւն անցեալ to Be բայի:
Beer պի՛ր գ. Գարեջուր, գինի յարմըտեաց: [դեղ:
Beet պի՛թ գ. Բազուկ, բանջար, ճակնդ-
Béetle պի՛թլ գ. Բզէզ. թակ, տափան:
To Béetle, բ, չ. Ցցուիլ, ելանել արտաքս, կալ 'ի վերայ:
Beetle brówed պի՛թլ պրա՛ուտ ած. Որ ունի զճակատ ցցուեալ:
Beetleheáded պի՛թլհէ՛տէտ ած. Տափանագլուխ. թանձրամիտ, ապուշ:
Béetlestock պի՛թլսթօք գ. Պատանդ թակի կամ տափանի:
Béetrave կամ Béet-radish, պի՛թրէյվ, պի՛թ-րէտիշ գ. Ճակնդեղ:
Beeves պի՛վզ գ. Տես Beef.
To Befáll պիֆա՛լ բ, չ. Պատահել, հանդիպել, անցանել ընդ, ժամանել, հասանել, գալ 'ի վերայ:
To Befít պիֆի՛թ բ, ն. Պատշաճիլ, յարմարիլ, 'ի դէպ գալ, 'ի ճահ ելանել, նմանիլ:
To Befóol պիֆու՛լ բ, ն. Յիմարեցուցանել, անմտացուցանել, ապշեցուցանել, մոլորեցուցանել:
Befóre պիֆօ՛ր նխ. Առաջի. յանդիման, հանդէպ. զառաջեաւ. 'ի տեսիլ, ակն յանդիման. յառաջ քան, յառաջագոյն քան, նախ քան. առաւել քան, քան. գերագոյն քան:
Befóre, մ. Նախ, յառաջ, յառաջոյ. յառաջագոյն, կանխաւ, երբեմն. մինչ, մինչև. մինչչև, չև. ցարդ, ցայժմ, յորմէհետէ. արդէն, այժմէն:
Befórehand պիֆօ՛րհէնտ մ. Նախաձեռն, կանխաւ, յառաջագոյն. յաւէտ, առաւել. նախ, յառաջ, յառաջնմէ, զառաջինն, 'ի սկզբան անդ:
Befóretime պիֆօ՛րթայմ մ. Յառաջագոյն, կանխաւ, երբեմն, յառաջին կամ 'ի վաղ ժամանակս:

To Befórtune պիֆա՛րչիուն բ, ն. Յաջողել, հանդիպել, պատահել:
To Befóul պիֆա՛ուլ բ, ն. Աղտեղել, ապականել:
To Befríend պիֆրէ՛նտ բ, ն. Ցուցանել սէր կամ բարեկամութիւն, բարիս կամ երախտիս առնել, լինել բարեկամ կամ սիրելի, սիրել, հաճել, օգնել, ձեռնտու լինել:
To Befrínge պիֆրի՛նճ բ, ն. Ծոպիւք կամ վերջաւորօք զարդարել:
To Beg պէկ բ, ն. Խնդրել, հայցել, ժտել, աղերսել. հաստատուն կամ սոյգ համարել:
To Beg, բ, չ. Մուրանալ, խնդրել զողորմութիւն, մուրողութեամբ շրջիլ կամ կեալ:
To Begét պիկէ՛թ բ, ն. Ծնանիլ, լինել ծնող կամ հայր. յառաջ բերել, աւթել, պատճառել:
Begétter պիկէ՛թթըր գ. Ծնող, հայր:
Béggar պէ՛կկըր գ. Մուրող, մուրացիկ, աղքատ. խնդրող, ժտող, աղերսարկու. ենթադրող, որ ենթադրէ, որ համարի հաստատուն:
To Béggar, բ, ն. Ի մուրողութիւն հասուցանել, տալ մուրանալ, աղքատացուցանել. զրկել, հատանել. սպառել:
Béggarliness պէ՛կկըրլինէս գ. Մուրողութիւն, աղքատութիւն, չքաւորութիւն:
Béggarly պէ՛կկըրլի ած. Մուրացածոյ, աղքատիկ, գծուծ, ողորմելի, աղքատ, կարօտ, չքաւոր, անանկ:
Béggarly, մ. Մուրողապէս, իբրև զմուրացիկ, աղքատաբար, գծծաբար, անանկաբար, կարօտաբար, չքաւորութեամբ:
Béggary պէ՛կկըրի գ. Մուրողութիւն, աղքատութիւն, կարօտութիւն, չքաւորութիւն, անանկութիւն:
To Begín պիկի՛ն բ, չ. Սկսանիլ, սկիզբն առնել, սկզբնաւորել, հաւել, ծագել, ծընանել, յառնել, յառաջ գալ, լինել, գոյանալ:
To Begín, բ, ն. Սկսանել, նախկին լինել, սկիզբն կամ հիմն դնել, սկզբնաւորել: To begin with, տալ զանձն 'ի գործ, ձեռն 'ի գործ առնել, ջանալ ուսանել:
Begínner պիկի՛ննըր գ. Սկսանող, սկիզբն, առաջնորդ, հեղինակ, պատճառ. հանգիստ, նոր ուսանող:
Begínning պիկի՛ննինկ գ. Սկիզբն, սկզբնաւորութիւն, ծագումն, աղբիւր, պատճառ, առիթ. սկզբունք, նիւթ:
To Begírd պիկէ՛րտ բ, ն. Գօտեւորել, ածել ընդ մէջ զգօտի, կապել, ամրել. պատել, շուրջ պատել, սկսմբ կամ պար առ-

նուլ, բոլորել. պաշարել. շուրջ փակել, շրջափակել:

To Begnáw պիկնօ բ, ն. Կրծել, խածանել, խայթել:

Begóne պիկօն մբ. Ի բաց գնա, երթ աստի:

Begót կամ Begótten պիկօթ, պիկօթթն ած. Ծնեալ: Only begotten, միածին: First begotten, անդրանիկ, նախածին:

To Begréase պիկրիզ բ, ն. Ապականել, ապականել ճարպով կամ իւղով:

To Begríme պիկրայմ բ, ն. Ներկել մրով, սեւացուցանել:

To Beguíle պիկայլ բ, ն. Խաբել, պատրել, նենգել, գաւաճանել, խորամանկել. 'ի գերև հանել, ունայնացուցանել. տաղ ժամանակաճառ լինել, զբօսեցուցանել, զըւարճացուցանել:

Begún պիկըն Անցեալ ընդունելութիւն կրաւորական բայիս to Begin.

Behálf պիհաֆ գ. Շնորհք, պատճառ բարեաց. նպաստ, վկեժխնդրութիւն: In behalf, 'ի շնորհս, 'ի նպաստ, 'ի պաշտպանութիւն, 'ի սակս, 'ի պատճառս, փոխանակ:

To Beháve պիհէյվ բ, ն. Ունել, վարել, անցուցանել (զկեանս), կեալ, քաղաքավարիլ, առաջնորդել (անձին):

To Beháve, բ, չ. Փորձել, ունել զգնացս, վարել զընթացս, քաղաքավարիլ, անցուցանել զկեանս:

Behávior պիհէյվյըր գ. Գնացք, ընթացք, կենցաղ, կենցաղավարութիւն. շարժուածք, եղանակ, տեսիլ, երևոյթ. շնորհք, գեղեցկութիւն, վայելչութիւն: To be upon one's behaviour, պատկառ կալ, զգուշանալ, զգուշութեամբ ունել զանձն:

To Behéad պիհէտ բ, ն. Գլխատել, հատանել զգլուխն:

Behéld պիհէլտ. Անցեալ ընդունելութի կրաւորական բայիս to Behold.

Béhemoth պիհիմօթհ գ. Բեհեմոթ (բառ եբրայական). գազան, փիղ, գետաձի:

Béhen կամ Ben պիհէն, պէն գ. Խոտ ինչ և պտուղ արևելեան:

Behést պիհէսթ գ. Պատուէր, հրաման, պատգամ:

To Behíght պիհայթ բ, ն. Խոստանալ, յանձն առնուլ. յանձնել, յանձն կամ ապաստան առնել:

Behínd պիհայնտ նխ. Զկնի, յետուստ. յետոյ, 'ի թիկանց. յետս, յետ կոյս, ընհետ, առաջին կամ խոնարհ քան. յայն կոյս, յայն կողմն, անդր քան:

Behínd, մ. Զկնի, տակաւին, թերևս:

Behíndhand պիհայնտհէնտ մ. Զկնի, յետանեալ, պակասեալ, մնացորդ:

To Behóld պիհօլտ բ, ն. Հայել, նայել, դիտել, նշմարել, զննել, ակնարկել, տեսանել, կալ 'ի զնին, ակնկառոյց լինել:

Behóld, մբ. Ահա, ահաւասիկ, ահաւանիկ, ահաւադիկ, տես, հայեաց:

Behólden պիհօլտըն ած. Պարտական, պարտաւոր (երախտեաց), շնորհապարտ, երախտապարտ:

Behólder պիհօլտըր գ. Հանդիսական, որ կայ 'ի զնին, նայող, դիտող, ակնկառոյց, տեսող:

Behólding պիհօլտինկ ած. Տես Beholden.

Behóldingness պիհօլտինկնէս գ. Պարտք երախտեաց, պարտաւորութիւն անձին, շնորհապարտութիւն:

Behóof պիհուֆ գ. Օգուտ, շահ, նպաստ, շնորհք, երախտիք, ձեռնտուութիւն, արդասիք:

To Behóove պիհուվ բ, չ. Պաճաճել, հարկ կամ պիտոյ կամ արժան լինել:

Behóoveful պիհուվֆուլ ած. Օգտակար, կարևոր, շահաւէտ, պիտանի:

Behóovefully պիհուվֆուլլի մ. Յօգուտ, 'ի շահ, կարևորես:

To Behówl պիհաուլ բ, ն. Հաչել կամ աղաղակել զկնի:

Béing պիյինկ գ. Էութիւն, գոյութիւն, լինելութիւն. արարածք, էք, էակք. բնութիւն, վիճակ, հանգամանք. անձն, ոք:

Béing, չ. Որովհետև, քանզի, և զի, փոխանակ զի:

To Belábour պիլէյպըր բ, ն. Հարկանել, ծեծել, գանել:

Bélamie պէլըմի գ. Մտերիմ բարեկամ:

Bélamour պէլըմուր գ. Տարփածու, սիրելի, հոմանի:

Beláted պիլէյթէտ ած. Տարաժամեալ, արտաքոյ մինչև ցգիշեր:

To Beláy պիլէյ բ, ն. Պատել, պաշարել, փակել, ունել զանցս. դնել կամ կացուցանել 'ի դարանի, դարան գործել: To belay a rope, կապել կամ կցել զծայրս պարանին 'ի միասին:

Belch պէլչ գ. Զգատումն. գարեջուր (ըստ ռամկաց):

To Belch, բ, չ. Զգատալ. բղխել, հոսել, ժայթքել:

To Belch, բ, ն. Ժայթքել, բերել արտաքս, փսխել:

Béldam պէլտէմ գ. Պառաւ, կին ծերացեալ կամ անցեալ զաւուրբք. կին վհուկ, կին կախարդ:

To Beléaguer պիլիկըր բ, ն. Պաշարել, պատել, փակել, պատնէշ ածել:

Beléaguerer պէլի՛կըրըր գ. Որ պաշարէ կամ պատնէշ ածէ:

Belemnítes պէլէ՛մնայթս գ. Քար մի:

Belflówer պէլֆլա՛ուըր գ. Նարկիզ վայրի:

Belfóunder պէլֆա՛ունտըր գ. Ձուլիչ զանգակաց, որ ձուլէ զզանգակս:

Bélfry պէ՛լֆրի գ. Զանգակատուն:

Belgárd պէլկէ՛րտ գ. Կաթոգին հայեցուած:

To Belíe պիլա՛յ բ, ն. Կեղծել, կերպարանել, արուեստակել, ձեւացուցանել, պատրուակել. սուտ ցուցանել, ցուցանել զսխալութիւն, սուտ. զրպարտել, չարախօսել, քսութիւն մատուցանել, բանսարկու լինել. սուտ թեւօք ձեւացուցանել, սուտ կամ վատանուն առնել:

Beliéf պիլի՛ֆ գ. Հաւատ. կրօն, դէն. կարծիք, համոզմունք կարծեաց. համոզման հաւատոյ:

Beliévable պիլի՛վէպլ ած. Հաւատալի, արժանահաւատ:

To Beliéve պիլի՛վ բ, ն. Հաւատալ, հաւատս ընծայել, ունել հաւատս. վստահ լինել, ապաւինիլ:

To Beliéve, բ, չ. Հաւատալ. վստահ լինել. համարել, կարծել:

Beliéver պիլի՛վըր գ. Որ հաւատայ, կամ ընծայէ հաւատս. հաւատացեալ, քրիստոնեայ:

Beliévingly պիլի՛վինկլի մ. Հաւատով:

Belíke պիլա՛յք մ. Որպէս թուի, թերեւս, դուցէ:

Belíve պիլա՛յվ մ. Փութով, փութանակի, ընդ հուպ, վաղվաղակի:

Bell պէլ գ. Զանգակ. զանգակաձեւ անօթ. բոժոժ, զանգակիկ: To bear the bells, կրել զզանգակ (այսինքն՝ առաջին կամ առաջնորդ լինել):

To Bell, բ, չ. Աճել կամ բուսանիլ զանգակաձեւ. (առի ղծաղկանց):

Bell-fáshioned պէլ-ֆէ՛շընտ ած. Զանգակաձեւ, 'ի ձեւ զանգակի: [մարդ:

Belle պէլ գ. Բամբիշն, օրիորդ մանկա-

Belles léttres պէլ լէ՛թթըր գ. (անեզական). Բանասիրական կամ գեղեցիկ ուսմունք:

Béllibone պէ՛լլիպօն գ. Կին գեղեցիկ և բարի:

Bellígerous պէլլի՛ճէրըս ած. Մարտիկ. զինամարտ. պատերազմող, դու:

To Béllow պէ՛լլօ բ, չ. Բառաչել, մռընչել, գոչել. շնչել (հողմոյ):

Béllows պէ՛լլօզ գ. Փուքք (արծարծիչ հրոյ):

Bélluine պէ՛լլիուայն ած. Գազանական, անասնական, վայրենի:

Bélly պէ՛լլի գ. Փոր, մէջք, որովայն. լանջք, կուրծք. ծոց, խորք, խորութիւն:

To Bélly, բ, չ. Ուռիլ, ցցուիլ, մեծանալ, բարձրանալ:

Béllyache պէ՛լլիէյք գ. Խիթք, ցաւք որովայնի կամ աղեաց:

Béllybound պէ՛լլիպաունտ ած. Որ ունի զորովայն սնդացեալ:

Bélly-fretting պէ՛լլի-ֆրէթթինկ գ. Փոկ լանջաց երիվարի:

Béllyful պէ՛լլիֆուլ գ. Յագուրդ որովայնի:

Béllygod պէ՛լլիկօտ գ. Որովայնապաշտ, շատակեր, որկրամոլ:

Bélly-timber պէ՛լլի-թիմպըր գ. Կերակուր որովայնի, ուտեստ, կերակուր:

Bélman պէ՛լմէն գ. Զանգակահար կամ ձայնատու պահապան 'ի քաղաքի:

Bélmetal պէ՛լմէթըլ գ. Մետաղ զանգակի:

To Belóck պիլօ՛ք բ, ն. Փակել, փականս դնել:

To Belóng պիլօ՛նկ բ, չ. Անկ լինել, պատկանիլ, պատշաճիլ, յարմարիլ, վերաբերիլ, լինել ընդ:

Belóved պիլը՛վըտ ած. Սիրելի, սիրեցեալ:

Belów պիլօ՛ նխ. Ի վայր քան, ստորև կամ ստորին քան, խոնարհ քան, 'ի ներքոյ քան, նուաստ քան:

Belów, մ. Ի վայր, 'ի խոնարհ. ստորև, ներքոյ, 'ի ներքոյ. 'ի խորս:

To Belówt պիլա՛ութ բ, ն. Նախատել, անարգել, պախարակել, կշտամբել, թշնամանել:

Belswágger պէլսուէ՛կկըր գ. Բողարած (բառ ռամկաց):

Belt պէլթ գ. Կամար կամ կապարան սրոյ:

Belwéther պէլուէ՛թհըր գ. Խոյ զանգակակիր 'ի պարանոցի:

To Bemád պիմէ՛տ բ, ն. Յիմարեցուցանել, խելացնոր առնել, շփոթել զխելս:

To Bemíre պիմա՛յր բ, ն. Աղտեղել, շաղախել, աղմաշաղախ առնել, թաթաւել 'ի տիղմ:

To Bemóan պիմօ՛ն բ, ն. Ողբալ, լալ, արտասուել, աշխարել, աւաղել, կոծել:

Bemóaner պիմօ՛նըր գ. Ողբացող, լացող, որ աշխարէ կամ կոծէ:

To Bemóil պիմօ՛յլ բ, ն. Աղտեղել, շաղախել, թաթաւել:

To Bemónster պիմօ՛նսթըր բ, ն. Հրէշացուցանել, այլանդակել:

Bemúsed պիմիու՛զտ ած. Գատարկապորտ, դատարկակեաց, ժամավաճառ:

Bench պէնչ գ. Նստարան, բազմոց, բազ-

մական. անթու կամ սանեան դատաստանի. հանդիսականք, բազմականք:

To Bench, բ, ն. Նստարանօք կամ բազմականօք զարդարել. բազմեցուցանել, նստուցանել 'ի բազմականի:

Béncher պէնչըր գ. Ատենական, փաստաբան, ատենակալ:

To Bend պէնտ բ, ն. Լարել, թեքել, կորացուցանել, ձգտել. կրկնել (զծունր). ուղղել, ձգել, արձակել. դիտել, հայել. պատրաստել, յարմարել, յարդարել. ձգտեցուցանել. հակեցուցանել. խոնարհեցուցանել, նուաճել, նկուն առնել: To bend the brow, կնճռել զճակատն, խոժոռեցուցանել զդէմս:

To Bend, բ, չ. Կորանալ, թեքիլ. ձգիլ, ձգտիլ. հակիլ, յօժարիլ, միտել. խոնարհիլ, նուաճիլ, նկուն լինել, ցածնուլ, զիջանել:

Bend, գ. Կորութիւն, կորացումն. կապարանք զինու, կամ կոյք նաւուն:

Béndable պէնտէպըլ ած. Զոր մարթ է լարել, կորացուցանել կամ խոնարհեցուցանել:

Bénder պէնտըր գ. Որ լարէ կամ թեքէ. գործիք լարելոյ կամ ձգտելոյ, ձգարան:

Béndwith պէնտուիթհ գ. Պատատուկ (խոտ):

Beneáped պինիփտ ած. Խրեալ (նաւ):

Beneáth պինիթհ նխ. Ի վայր քան, խոնարհ քան, ստորև քան, 'ի ներքոյ:

Beneáth մ. Ի վայր, 'ի խոնարհ, ստորև, ներքոյ, 'ի ներքոյ, 'ի ստորին:

Bénedict պէնիտիքթ ած. Կակուղ կամ առողջարար (դեղ):

Benedíction պէնիտիքշըն գ. Օրհնութի. շնորհք օրհնութեան. շնորհք, շնորհակալութիւն, գոհութիւն. օրհնութիւն, աղօթք, ձեռնադրութիւն:

Benefáction պէնիֆէքշըն գ. Բարերարութիւն, բարութիւն, բարիք, երախտիք, շնորհք:

Benefáctor պէնիֆէքթըր գ. Բարերար, երախտաւոր, շնորհատու, երախտապարգև, որ առնէ զբարիս:

Benefáctress պէնիֆէքթրէս գ. Բարերար կամ երախտապարգև կին:

Bénefice պէնիֆիս գ. Բարերարութիւն. վիճակաւորութիւն կամ թոշակ եկեղեցական:

Béneficed պէնիֆիստ ած. Վիճակաւոր, թոշակառու (եկեղեցական):

Benéficence պինէֆիսէնս գ. Բարերարութիւն, բարեգործութիւն, առատաձեռնութիւն:

Benéficent պինէֆիսէնթ ած. Բարերար, բարեսէր, բարեգործ, առատաձեռն:

Benefícial պէնիֆիշըլ ած. Բարի, բարերար, առատաձեռն. շահաւէտ, օգտակար. առողջարար, առողջացուցիչ:

Benefícially պէնիֆիշըլլի մ. Յօգուտ, 'ի շահ, 'ի նպաստ, յառողջութիւն:

Benefícialness պէնիֆիշըլնէս գ. Օգուտ, օգտակարութիւն, առողջութիւն:

Benefíciary պէնիֆիշիէրի ած. Երկրորդական ժառանգաւոր կամ թոշակաւոր, թոշակառու զկնի առաջնոյն:

Benefíciary, գ. Վիճակաւոր, ժառանգաւոր, թոշակեալ (եկեղեցական):

Bénefit պէնիֆիթ գ. Բարերարութիւն, բարութիւն, երախտիք, շնորհք. օգուտ, շահ, նպաստ, պէտք. ազատութիւն կամ արտօնութիւն ինչ եկեղեցականաց:

To Bénefit, բ, ն. Բարերարել, բարիս կամ երախտիս առնել, օգնել, նպաստել, օգուտ կամ շահ ընծայել:

To Bénefit, բ, չ. Օգտիլ, շահիլ, օգուտ կամ շահ գտանել:

Benémpt պինէմփթ ած. Կարգեալ, սահմանեալ, նշանակեալ:

To Benét պինէթ բ, ն. Թակարդել, պատել, պաշարել, շրջափակել:

Benévolence պինէվօլէնս գ. Բարեսիրութիւն, բարեսէր կամք, մարդասիրութիւն. բարիք, բարերարութիւն, շնորհք, տուրք, ողորմութիւն. հարկ ինչ կամ տուրք:

Benévolent պինէվօլէնթ ած. Բարեսէր, լաւակամ, բարեբարոյ, բարերար:

Benévolentness պինէվօլէնթնէս գ. Բարեսիրութիւն, լաւակամութիւն: Տես Benévolence.

Bengál պէնկօլ գ. Կերպաս ինչ նուրբ Պենկալայ (քաղաքի Հնդկաց):

Bénjamin պէնճէմին գ. Բենիամին (ծառ ինչ և խէժ):

To Beníght պինայթ բ, ն. Գիշեր առնել, գիշերացուցանել, մթացուցանել, խաւարեցուցանել, նսեմացուցանել. երեկոյանալ, տարաժամել, անագանել:

Benígn պինայն ած. Բարեսէր, բարեգութ, մարդասէր, գթած, քաղցր, բարերար, առատաձեռն. օգտակար, առողջարար: Benign disease, բարենշան կամ բարեգուշակ հիւանդութիւն:

Benígness պինայնէս գ. Տես Benignity.

Benígnity պինիկնիթի գ. Գթութիւն, քաղցրութիւն, մարդասիրութիւն, բարութիւն. առողջութիւն, օգտակարութի:

Benígnly պինայնլի մ. Հեզաբար, մարդասիրապէս, գթութեամբ, քաղցրութբ, բարեգթութեամբ:

Bénison պէնիզըն գ. Օրհնութիւն:

Bénnet պէննէթ գ. Տես Avens.

Bent պէնթ գ. Կորութիւն, կրկնումն. լարումն, ձգտումն, քարշումն. էջք, զառ 'ի վայր, զառ'ի թափ. ձիգն. մտադրութի, ուշի ուշով. հակամիտութի, յօժարութի, բերումն, պնդութիւն կամ հաստատութիւն կամաց. տրամադրութիւն, եղանակ, յօժարութիւն առ երեսս, ուղղութիւն, ձգումն. տեսակ ինչ կնիւնոյ:

Bénting time պէնթին թայմ գ. Ժամանակ ուտելոյ աղաւնեաց կնիւն գաշար:

To Benúm պինըմ բ, ն. Ցրտացուցանել, սառուցանել, ընդարմացուցանել, թմբրեցուցանել. տաղտկեցուցանել, յապուշ կրթել:

Benzóin պէնզօյն գ. Հոտաւէտ խէժ ինչ Հնդկաց. (կոչի և Benjamin).

To Bepáint պիփէյնթ բ. ն. Անգուրել, շպարել:

To Bepínch պիփինչ բ, ն. Կտել, կամ կատել, կացահարել:

To Bepíss պիփիս բ, ն. Միզել:

To Bequéath պիքուիթհ բ, ն. Թողուլ կտակաւ, հրխտակ առնել:

Bequést պիքուէսթ գ. Հրխտակ, ժառանգութիւն թողեալ կտակաւ:

To Beráttle պիրէթթլ բ, ն. Լնուլ ադաղակաւ, աղաղակել:

Bérberry պէրպէրրի գ. Հատապտուղ ինչ կծու համեմեալ քացախով:

To Beréave պիրիվ բ, չ. Զրկել, առնուլ 'ի բաց, հանել, հատանել, բառնալ, յափշտակել, կողոպտել, մերկացուցանել:

Beréft պիրէֆթ. Անցեալ ընդունելութի to Bereave կրաւորական բայի:

Bérgamot պէրկէմօթ գ. Տեսակ ինչ տանձի. ծխախոտ ինչ անուշահոտ:

To Berhy'me պիրայմ բ, ն. Հաշակել կամ ներբողել ոտանաւոր բանիւ:

Berlín պէրլին գ. Անգ ինչ կառաց:

To Berób պիրօպ բ, ն. Կողոպտել, յափշտակել, գողանալ, մերկացուցանել:

Bérry պէրրի գ. Հատապտուղ, հատ բազ մակուտ պտղոց:

To Bérry, բ, չ. Բերել հատապտուղս:

Bértram պէրթրէմ գ. Խոտ ինչ:

Béryl պէրիլ գ. Բիւրեղ:

To Bescréen պիսքրին բ, ն. Ապաստանել, ծածկել, թագուցանել:

To Beséech պիսիչ բ, ն. Աղաչել, աղերսել, պաղատել, ժտել, մաղթել, հայցել, խնդրել:

To Beséem պիսիմ բ, ն. Ի դէպ, պատշաճ, վայելուչ, օրէն լինել, պատշաճիլ, յարմարիլ, 'ի դէպ գալ:

Beséen պիսին ած. Վայելուչ, վայելչազարդ, քաջազգեաց, քաջայարմար. յարմարաւորեն, վայելչաղեղ:

To Besét պիսէթ բ, ն. Պատել, պաշարել, ունել շուրջանակի, արգելուլ զանցս, փակել, շրջափակել, շուրջ պաշարել. 'ի նեղ արկանել, տագնապեցուցանել, անկանիլ 'ի վերայ, բռնադատել, նեղել, աշխատ առնել:

To Beshréw պիշրու բ, ն. Զարխ մաղթել, անիծանել, նզովել. չարեաց պատահել, չարիք 'ի վերայ հասանել, թշուառանալ:

Besíde կամ Besídes պիսայտ, պիսայտս նխ. Առերի, առընթեր, մերձ, հուպ, առ. բաց 'ի, թող զ. 'ի վեր քան. արտաքոյ:

Besíde կամ Besídes, մ. Եւս, և ևս, այլ ևս, նաև, ևս առաւել, յաւէտ, մանաւանդ. զարձեալ, բաց 'ի, արտաքոյ:

Besídery պիսայտըրի գ. Տեսակ ինչ տանձի:

To Besíege պիսիճ բ, ն. Պաշարել, պատեալ պաշարել, կալեալ ունել, պատել, ունել:

Besíeger պիսիճըր գ. Պաշարող, որ պաշարէ կամ կալեալ ունի:

To Beslúbber պիսլըպպըր բ, ն. Աղտեղել, շաղախել, թաթաւել:

To Besméar պիսմիր բ, ն. Ցանել, սրսկել, աղտեղել, շաղախել, թաթաւել, ոտոգանել, թանալ, ճնուլ:

To Besmírch պիսմէրչ բ, ն. Ապականել, եղծանել, վթարել, բառնալ կամ հատանել զգոյնն:

To Besmóke պիսմօք բ, ն. Ծխել, ծխատել. չորացուցանել ծխով, կախել 'ի ծուխս:

To Besmút պիսմըթ բ, ն. Մրձոտել, սեւացուցանել ծխով:

Bésom պիզըմ գ. Աւել:

To Besórt պիսօրթ բ, ն. Վայելուչ, 'ի դէպ, անկ լինել, պատշաճիլ, յարմարիլ:

Besórt, գ. Ընկերութիւն, ձանապարհակցութիւն, ալնք, կաճ, կարաւնք, ակտոյք, համդերձանք. ծառայք, սպասաւորք:

To Besót պիսօթ բ, ն. Ցիմարեցուցանել, տաղտկեցուցանել, թմբրեցուցանել. հիացուցանել, զմայլեցուցանել, սքանչացուցանել:

Besóught պիսօթ. Կատարեալ ժամանակ և ընդունելութիւն անցեալ to Beseech բայի:

To Bespángle պիսփէնկլ բ, ն. Զարդարել ոսկի կամ արծաթի փայլանակօք կամ աստեղօք:

To Bespátter պիսփէթթըր բ, ն. Ցանել, սրսկել. աղտեղել, շաղախել. յանդիմանել, նախատել, կշտամբել, նախատական առնել, զրպարտել առնել:

To Bespáwl պիսփօ՛լ բ, ն. Նուլ թքով, թքանել 'ի վերայ:

To Bespéak պիսփի՛ք բ, ն. Յօրինել կամ հոգալ յառաջագոյն, կանխել, կարգել, սահմանել, պատրաստել. յառաջաբանել, նախերգանս առնել. կանխաբանել, յառաջաձայնել, գուշակել յառաջագոյն. խօսել ընդ, ուղղել զբանս առ. յայտ առնել, ցուցանել, յայտնել, երեւեցուցանել:

Bespéaker պիսփի՛քըր գ. Յօրինող, պատրաստող, հեղինակ:

To Bespéckle պիսփէ՛քըլ բ, ն. Արատել, բծաւորել, պիսակաւոր առնել:

To Bespéw պիսփի՛ու բ, ն. Փսխել 'ի վերայ, ապականել փսխելով:

To Bespíce պիսփա՛յս բ, ն. Համդերձել համեմով, համեմել:

To Bespít պիսփի՛թ բ, ն. Թքով ապականել, թքանել 'ի վերայ, թքանել:

To Bespót պիսփօ՛թ բ, ն. Պիսակաւոր կամ արատաւոր առնել, արատել, բծաւորել:

To Bespréad պիսփրէ՛տ ած. Սփռել, տարածանել 'ի վերայ, ծածկել:

To Besprínkle պիսփրի՛նքըլ բ, ն. Սրսկել, սփռել, ցանել 'ի վերայ:

To Bespútter պիսփը՛թթըր բ, ն. Թքանել 'ի վերայ, խուխս արկանել:

Best պէսթ ած. (գերադրական բառս good, կուտ). Ամենաբարի, ամենալաւ, եւ լաւագոյն, եւ ընտրելագոյն, ընտիր կամ բարի յոյժ: The best, վերջին ճիգն կամ զօրութիւն, վերջին կատարելութիւն: To make the best, հասուցանել 'ի վերջին կատարելութիւն, եւ քան զեւս յառաջադէմ առնել կամ լինել. յառաջել, յառաջ խաղալ կամ ընթանալ:

Best, մ. Լաւ եւ, յաւէտ, առաւել, առաւել եւս:

To Bestáin պիսթէ՛յն բ, ն. Արատել, բծաւորել, աղտեղել, ապականել:

To Bestéad պիսթէ՛տ բ, ն. Օգտել, շահել, յօգուտ արկանել. կերակրել, ճուլ զդէտս, կազդուրել:

Béstial պէ՛սչիէլ ած. Անասնական, գազանական, անբանական. անասնաբարոյ, մարմնական, ցանկական:

Bestiálity պէսչիէ՛լիթի գ. Անասնութիւն, գազանութիւն, անբանութիւն:

Béstially պէ՛սչիէլլի մ. Անասնաբար, անասնօրէն, գազանաբար. անբանաբար, անբանօրէն, ըստ անասնոց կամ անբանից:

To Bestíck պիսթի՛ք բ, ն. Վէրս 'ի վերայ դնել, հարկանել, վիրաւորել, խոցել, սպիս կամ պիսակս գործել:

To Bestír պիսթը՛ր բ, ն. Գրգռել, զօրացուցանել, պնդել, յորդորել, քաջալերել:

To Bestów պիսթօ՛ բ, ն. Տալ, ընծայել, մատուցանել, ընձեռել, պարգեւել. տալ կամ առնել ողորմութիւն. տալ յամուսնութիւն, ամուսնացուցանել. ընծայել, ընծայս կամ պատարագս մատուցանել, նուիրել. 'ի գործ դնել, առնել. արկանել, դնել, զետեղել, անօրինել, մատակարարել, շնորհել:

Bestówer պիսթօ՛ըր գ. Տուիչ, պարգեւիչ. մատակարար, անօրէն:

Bestráught պիսթրօ՛թ ած. Ցնդեալ, բախած, յիմար, անմիտ, անկեալ 'ի մտաց:

To Bestréw պիսթրու՛ բ, ն. Սփռել, տարածել, ծաւալել:

To Bestríde պիսթրա՛յտ բ, ն. Տարածեալ զոտս կամ բացեալ զսրունս՝ կալ 'ի վերայ. հեծանել, աշտանակել. կալ 'ի վերայ, նստիլ, բազմիլ:

To Bestúd պիսթը՛տ բ, ն. Զարդարել պատուական բեւեռօք կամ գլխովք:

Bet պէթ գ. Գրաւ:

To Bet, բ, ն. Գրաւ դնել, առնել ընդ ումեք գրաւ:

To Betáke պիթէ՛յք բ, ն. Առնուլ 'ի ձեռս, ունել, ըմբռնել. դիմել, տալ զանձն, անձնատուր լինել. շարժել, մղել, վարել:

To Betéem պիթի՛մ բ, ն. Յառաջ բերել, բղխել, տալ, մատուցանել, ընծայել:

To Bethínk պիթհի՛նք բ, ն. Յուշ ածել, զմտաւ ածել, խորհիլ յանձին, խոկալ, մտածել, ընդ միտ ածել, 'ի յուշ բերել:

To Bethrál պիթհրօ՛լ բ, ն. Գերել, նուաճել, ածել 'ի հնազանդութիւն:

To Bethúmp պիթհը՛մփ բ, ն. Գանածեծ առնել, դատափետել:

To Betíde պիթա՛յտ բ, չ. Հանդիպել, պատահել, անցանել ընդ, լինել, անկանիլ, վիճակել:

Betíme կամ Betímes պիթա՛յմ, պիթա՛յմզ մ. Ըստ ժամանակին, յառաջագոյն, կանուխ, կանխագոյն, վաղ, վաղագոյն. վաղ քան ընդ առաւօտն, վաղորդայն:

Bétle կամ Bétre պէ՛թըլ, պէ՛թըր գ. Բոյս ինչ Հնդկաց (պըլըբէլ անհարթաղակ կամ չըրայէն):

To Betóken պիթօ՛քն բ, ն. Նշանակել, ցուցանել, յայտ առնել. գուշակել, ցուցանել կամ նշանակել յառաջագոյն:

Bétony պէ՛թընի գ. Ճշնարօտ, փենուճա (բոյս):

Betóok պիթու՛ք. Կատարեալ ժամանակ to Betake բայի:

To Betóss պիթօ՛ս բ, ն. Խռովել, շփոթել, ամբոխել, յուզել, շարժել:

To Betráy պիթրէ՛յ բ, ն. Մատնել, տալ 'ի ձեռս, նենգել, դաւաճանել. յայտնել, 'ի վեր հանել զգաղտնիս. յայտնել, ծա-

նուացանել, ցուցանել. ձգել, խարդաւանել. դրժել, դժրել:

Betráyer պիթրէյըր գ. Մատնիչ, դաւաճան, խարդաւանող:

To Betrím պիթրիմ բ, ն. Զարդարել, պըճնել, յօրինել, գեղեցկազարդել, վայելչազարդ յօրինել:

To Betróth պիթրօթհ բ, ն. Խօսել զկին, խօսել կամ խոստանալ առն. ընտրել (յեպիսկոպոսութիւն):

To Betrúst պիթրըսթ բ, ն. Յանձն կամ ապաստան առնել, ապաւինիլ, վստահանալ, թողուլ, դնել (զյոյս իւր):

Bétter պէթթըր ած. (բաղդատական բառիս good, կուտ). Առաւել կամ յաւէտ բարի, լաւագոյն, լաւ ևս, ընտրելագոյն, գեղեցիկ ևս: The better, լաւագոյն վիճակ, օգուտ, գերազանցութիւն, առաւելութիւն, լաւութիւն, ազնուութիւն:

Bétter, մ. Քաջ, քաջիկ, լաւ ևս, քաջիկ ևս, գեղեցիկ ևս:

To Bétter, բ, ն. Լաւացուցանել, գեղեցկացուցանել, ուղղել, լաւ ևս առնել, զարդարել, ազնուացուցանել, նրբացուցանել. յաղթել, գերազանցել, զանցանել, անցուցանել. յառաջադէմ ընծայել, օգնել, ձեռնտու լինել:

Bétter, գ. Առաջին, գլխաւոր, ընտրելագոյն, լաւագոյն:

Béttor պէթթըր գ. Որ դնէ գրաւ ընդ ումեք:

Bétty պէթթի գ. Կացին ինչ կամ տա- [պար:

Betweén պիթուին նխ. Ի մէջ, 'ի միջի, ընդ մէջ, ընդ:

Betwíxt պիթուիքսթ նխ. Ի մէջ, 'ի միջի, ընդ մէջ, ընդ:

Bével *կամ* Bévil պէվիլ գ. Ուղղաչափ կամ անկիւնաչափ գործի (ըստ որմնադրաց):

To Bével, բ, ն. Ուղղաչափ հատանել, հատանել ըստ կշռութեան անկիւնաչափին:

Béverage պէվըրիճ գ. Ըմպելիք:

Bévy պէվի գ. Երամ, տարմ. գաս, կարգ, խումբ, բազմութիւն, ախումբ, ժողով:

To Bewáil պիուէյլ բ, ն. Ողբալ, լալ, արտասուել, կոծել, աշխարել, ոգալ, սուգ առնուլ:

To Bewáre պիուէր բ, չ. Զգուշանալ, ըզգոյշ լինել, պատկառ կալ, խորշիլ, հեռանալ:

To Bewéep պիուիփ բ, ն. Լալ, արտասուել, հեղուլ զարտասուս 'ի վերայ. հոսել արտօսր, թանալ արտասուօք:

To Bewét պիուէթ բ, ն. Թրջել, թանալ, ոռոգանել:

To Bewílder պիուիլտըր բ, ն. Կորուսանել կամ մոլորեցուցանել յանապատի. խոտորեցուցանել, շփոթել, տագնապել, չտալ զելս իրացն գտանել, ապշեցուցանել:

To Bewítch պիուիչ բ, ն. Կախարդել, դիւթել. յափշտակել զմիտս, ցնորեցուցանել, յիմարեցուցանել:

Bewítchery պիուիչըրի գ. Կախարդութիւն, դիւթութիւն, հմայք:

Bewítchment պիուիչմէնթ գ. Կախարդութիւն, դիւթութիւն, հմայք:

To Bewráy պիրէյ բ, ն. Մատնել, դաւաճանել, նշաւակել, հրապարակագոյժ առնել. յայտնել, ծանուցանել:

Bewráyer պիրէյըր գ. Մատնիչ, դաւաճան, յայտնող, հրապարակող:

Beyónd պիեօնտ *կամ* պիյօնտ նխ. Հանդէպ, առաջի. յայն կոյս, յայն կողմն. 'ի վեր քան, անդր քան, գեր քան, գերագոյն քան. արտաքոյ, անցեալ ըստ. առաւել քան, յաւէտ քան, առաւելեալ քան, գերազանցեալ: To go beyond, խաբել, պատրել:

Bézel *կամ* Bézil պէզիլ գ. Ակնակապիճ մատանւոյ:

Bézoar պիզօր գ. Պեղթափ քար գոյացեալ յաղիս կենդանեաց:

Bezoárdick պէզօարտիք ած. Յօրինեալ 'ի պեղթափ քարէ:

Biángulated *կամ* Biángulous պայէնկիուլէյթէտ, պայէնկիուլըս ած. Երկանկիւն:

Bías պայըս գ. Կշռորդ կամ ծանրոց եդեալ 'ի գնդակ՝ առ 'ի գնալ խոտորնակի. խոտորումն, ծռութիւն, շահասիրութիւն. յօժարութիւն, բերումն կամաց, հակամիտութիւն:

To Bías, բ, ն. Հակել, հակամիտել, թիւրել, խոտորեցուցանել:

Bías, մ. Թիւր, խոտորնակի:

Bib պիպ գ. Կրծկալ, կրծանոց տղայոց:

To Bib, բ, ն. Ըմպել սակաւ՝ բայց սակաւ:

Bibácious պայպէյշըս ած. Արբշիռ. գինեմոլ, գինեհաճ, արբեցող:

Bíbber պիպպըր գ. Որ սակաւ ըմպէ, արբշիռ:

Bíble պայպըլ գ. Աստուածաշունչ գիրք կամ մատեան, սուրբ գիրք, աստուածեղէն տառք, գիրք:

Bibliógrapher պիպլիօկրէֆըր գ. Մատենագիր, հմուտ պատմութեանց և գրոց:

Bibliótheecal պիպլիօթհիքէլ ած. Գրատան, մատենադարանի, դիւանական:

Bíbulous պիպիուլըս ած. Որ ծծէ կամ ըմպէ, ամենակլան:

Bicápsular պայքէփսիուլէր ած. Երկմն որ

ունի երկբացիկ կեղև (որպէս բակլայ և ոլոռունք)։

Bice պայս գ. Գոյն կապուտակ, երկնագոյն կամ գորշ։

Bicípital կամ Bicípitous պայսիփիթըլ, պայսիփիթըս ած. Երկգլխանի, երկգլուխ։

To Bícker պիքըր բ, չ. Հակառակել, վիճել, կռուիլ, մարտնչել, զզեմ ունել, կագել. սուր շարժել, առնել սրախաղութն։

Bíckerer պիքըրըր գ. Հակառակամարտ, հակառակող, կռուարար։

Bíckern պիքըրն գ. Երկաթ սրածայր։

Bicórne կամ Bicórnous պայքօրն, պայքօրնըս ած. Երկեղջիւր կամ երկգլխանի։

Bicórporal պայքօրփօրըլ ած. Երկմարմին։

To Bid պիտ բ, ն. Խնդրել, հայցել, մաղթել. կոչել, հրաւիրել. ասել, հրամայել, հրաման տալ, կարգել. տալ, ընծայել, մատուցանել, առաջի առնել. հրատարակել, քարոզել, ծանուցանել, յայտ առնել. տալ ողջոյն հրաժարական. ողջամբ ընդունել զոք։

Bídale պայտէլ գ. Կոչունք աղքատի յորում հանգանակեն արծաթ 'ի պէտս նորին։

Bídden պիտըն ած. Կոչեալ, հրաւիրեալ. հրամայեալ, կարգեալ. խնդրեալ։

Bídder պիտըր գ. Գնող, որ տայ կամ մատուցանէ զգինն։

Bídding պիտին գ. Պատուէր, հրաման։

To Bide պայտ բ, ն. Տանել, հանդուրժել, համբերել։

To Bide, բ, չ. Կալ, մնալ, բնակել, լինել ուրեք, յարանալ։

Bidéntal պայտէնթըլ ած. Երկատամն, երկժանի։

Bíding պայտին գ. Բնակութիւն, տեղի, կայանք, տուն բնակութեան։

Biénnial պայէնիըլ ած. Երկամեայ, երկեմեան։

Bier պիր գ. Դագաղ։

Bíestings պիսթինկզ գ. Դալ, առաջին կաթն կովու։

Bifárious պայֆէրիըս ած. Երկդիմի, կրկին։

Bíferous պիֆըրըս ած. Երկբեր կամ կրկնաբեր, որ բերէ զպտուղ երկիցս 'ի տարւոջն։

Bífid կամ Bífidated պայֆիտ, պիֆիտէյթէտ ած. Երկբացիկ, երկփեղկեան, ճեղքեալ։

Bífold պայֆօլտ ած. Երկպատիկ, կրկին։

Bíformed պայֆօրմտ ած. Երկկերպարան, կրկնաձև։

Bifúrcated պայֆըրքէյթէտ ած. Երկճղի։

Bifurcátion պայֆըրքէշըն գ. Երկճղութիւն, 'ի կրկին բաժանումն։

Big պիկ ած. Մեծ, մեծաքանակ, հաստ, խոշոր, լայն, թանձրամարմին, յաղթ, վիթխարի, ամեհի. յղի, ծանրացեալ. լի, ուռուցեալ, պերճացեալ. դժուարեալ, ծանրացաումն, սրամտեալ, խոժոռեալ. խրոխտ, սէգ, ամբարտաւան, խրոխտապանծ, փքացեալ. խոժոռ, խոժոռահայեաց. քաջ, զօրաւոր, հուժկու, յաղթանդամ։

Bígamist պիկըմիսթ գ. Երկկին, կրկնակին, երկանկողին, կրկնանկողին։

Bígamy պիկըմի գ. Երկկնութիւն, կրկնակնութիւն։

Bigbéllied պիկպէլլիտ ած. Յղի։

Bíggin պիկին գ. Գդակ տղայոյ։

Bígly պիկլի մ. Փքացմամբ, խոժոռ, ամբարտաւանս, խրոխտաբար։

Bígness պիկնէս գ. Մեծութիւն, հաստութիւն, խոշորութիւն, թանձրութիւն. չափ, քանակութիւն։

Bígot պիկըթ գ. Կեղծաւորեալ բարեպաշտ, կոյր կամ անընտրող նախանձաւոր։

Bígotry պիկըթրի գ. Կեղծաւորեալ բարեպաշտութիւն, կոյր կամ անընտրող նախանձայուզութիւն, կամապաշտութիւն, ինքնահաւանութիւն։

Bígotted պիկըթթէտ ած. Կոյր զկուրայն յարեալ կամ զհետ գնացեալ, կոյր նախանձաւոր, կեղծաւորեալ բարեպաշտ, ինքնահաւան։

Bígswoln պիկսուօլն գ. Փքացեալ, ուռուցեալ, լցեալ։

Bílander պիլէնտըր գ. Փոքրիկ նաւ կամ նաւակ վաճառաբարձ։

Bílberry պիլպէրրի գ. Եղակ մորի։

Bílbo պիլպօ գ. Սլաք, սուր, սուսեր, աշտէ։

Bílboes պիլպօզ գ. Գաւազան կամ ձողկիչ (որով պատժեն զնաւաստիս)։

Bile պայլ գ. Մաղձ, լեղի։

Bile, գ. Խաղուարտ, պալար, վէրք։

To Bilge պիլճ բ, չ. Վնասիլ նաւու, ընդունել զջուր։

Bíliary պիլիըրի ած. Մաղձային, լեղւոյ։

Bílingsgate պիլինկզկէյթ գ. Յոփաբանութիւն, պատեհաբանութիւն, զազրաբանութիւն, խենէշութիւն, ցոփութիւն։

Bilínguous պայլինկուըս ած. Երկլեզու, երկբարբառ։

Bílious պիլիըս ած. Մաղձային, խառնեալ լեղւով, որ ունի զլեղի։

To Bilk պիլք բ, ն. Խաբել, պատրել, նենգել. 'ի դերև հանել, խաղ առնել, ունայնացուցանել։

Bill պիլ գ. Կտուց կամ բերան թռչնոց։

Bill, գ. Գերանդի, մանգաղ, յօսող։

Bill, գ. Տոմսակ, քարտէզ, պիտակ. հա-

չեւ ծախուց դրամոց. օրէնք կամ խնդիր առաջարկեալ յատենականաց. մին կամ օրէնք ծերակուտի. կարգադրութիւն կամ հրաման բժշկի. ծանուցումն, յայտարարութիւն. ձեռնագիր, մուրհակ, յետկար. աղերսագիր, գիր աղերսանաց: A bill of mortality, ցուցակ մեռելոց: A bill of exchange, գիր դրամափոխութեան:

To Bill, բ, չ. Գգուել, խանդաղատիլ, գրգալ. կտցահարել երբեւ աղաւնի:

To Bill, բ, ն. Հրատարակել, քարոզել (ըստ ռամկաց):

Bíllet պիլլէթ գ. Տոմսակ, պիտակ. կոտոր կոճեղ ծառոյ առ'ի այրել: Billet-doux կամ a soft billet, նամակ սիրոյ կամ առփանաց:

To Bíllet, բ, ն. Տալ 'ի ձեռս զօրականին տոմսակ՝ նշանակեալ 'ի նմա զտեղին ուր ունին բնակել. տալ վանս զօրաց, կարգել 'ի զօրանիստ տեղիս:

Bílliards պիլիըրտզ գ. (անեզական) Պիլիարտք կամ միլխարդք (գնտակախաղ գաւազանօք):

Bíllow պիլօ գ. Ակռնունք ջրոց, կոհակ, ալիք:

Bíllowy պիլօի ած. Բարձրացեալ, կոհակաձեւ:

Bin պին գ. Արկղ, գզրոց. շտեմարան, գինետուն:

Bínary պայնէրի ած. Երկեակ, կրկին, երկուոր:

To Bind պայնտ բ, ն. Կապել, սնդել, կաշկանդել, պարուանդել. հաստատել. արկանել 'ի կապանս. բանադատել, սահմանել. պարտաւորել, պարտական առնել կամ կացուցանել. ուխտել, դաշն դնել, խոստանալ. սեղմել. արգելուլ, խափանել, ինուլ, փակել: To bind a book, կազմել զգիրս:

To Bind, բ, չ. Պնդանալ, կոշտանալ, կարծրանալ. լինել պարտաւորիչ, պարտաւորել, հարկ դնել 'ի վերայ:

Bind, գ. Բոյս ինչ:

Bínder պայնտըր գ. Կազմարար գրոց. որ կապէ զորայն. կապ, կապերտ կատուոյ առ 'ի կապել:

Bínding պայնտինկ գ. Կապ, կապումն:

Bíndweed պայնտուիտ գ. Պատատուկ (բոյս):

Bínocle պինօքըլ գ. Երկաչեայ դիտակն:

Binócular պայնօքիուլըր ած. Երկաչեայ:

Biógrapher պայօկրէֆըր գ. Պատմիչ վարուց ուրուք, կենսագիր:

Biógraphy պայօկրէֆի գ. Պատմութիւն վարուց, կենսագրութիւն:

Bíparous պիփէրըս ած. Երկածին, կըրկնածին, որ ծնանի երկուորեակս:

Bípartite պիփարթայթ ած. Բաժանեալ 'ի կրկին մասունս կամ յերկուս, երկամասնեայ:

Bipartítion պայփարթիշըն գ. Բաժանումն յերկուս, երկատութիւն:

Bíped պայփէտ գ. Երկոտանի (կենդանի):

Bípedal պիփիտէլ ած. Երկոտանի:

Bipénnated պայփէննէյթէտ ած. Երկթեւեան, որ ունի զկրկին թեւս:

Bipétalous պայփէթէլըս ած. Կրկնատերեւ, կրկնատապարթ:

Bíquadrate կամ Biquadrátick պայքուօտրէյթ, պայքուատրէթիք գ. Երկքառակուսի (չորրորդ կարողութիւնն 'ի գրահաշուի):

Birch պըրչ գ. Ցախ (թուփ):

Bírchen պըրչըն ած. Ցախեայ:

Bird պըրտ գ. Թռչուն, հաւ:

To Bird, բ, չ. Որսալ զթռչունս, հաւորս լինել:

Bírdbolt պըրտպօլթ գ. Փքին (հաւորսաց):

Bírdcatcher պըրտքէչըր գ. Հաւորս, թռչնորս:

Bírder պըրտըր գ. Հաւորս, թռչնորս:

Bírding-piece պըրտինկ-փիս գ. Հրացան հաւորսաց:

Bírdlime պըրտլայմ գ. Ոստղ, կոստղ:

Bírdman պըրտմէն գ. Հաւորս, թռչնորս:

Bírdseye պըրտզայ գ. Բոյս ինչ. (ակն թռչնոց):

Bírdsfoot պըրտզֆութ գ. Տունկ ինչ. (ոտն թռչնոց):

Bírdsnest պըրտզնէսթ գ. Խոտ ինչ (բոյն թռչնոց):

Bírdstongue պըրտզթընկ գ. Խոտ ինչ (լեզու թռչնոց):

Bírgander պըրկէնտըր գ. Սագ վայրի:

Birt պըրթ գ. Վահանաձուկն: Տես Turbot.

Birth պըրթհ գ. Ծնունդ. ազգ, տոհմ, ազնուականութիւն. բերք, տոհմական. ծննդաբերութիւն, զաւակագործութիւն. սկիզբն, ծագումն. կայարան նաւուց կամ նաւահանգիստ:

Bírthday պըրթհտէյ գ. Օր ծննդեան կամ ծննդոց:

Bírthdom պըրթհտըմ գ. Իշխանութիւն կամ արտօնութիւն ծննդեան, ազնուականութիւն, ազնուատոհմութիւն:

Bírthnight պըրթհնայթ գ. Գիշեր ծննդեան:

Bírthplace պըրթհփլէյս գ. Երկիր, տեղի կամ վայր ծննդեան, հայրենիք:

Bírthright պըրթհրայթ գ. Իրաւունք ծննդեան կամ անդրանկութեան:

Birthstrángled պըրթհսթրէնկըլտ ած. Խեղ-

դամաշ լեալ կամ հեղձուցեալ՝ ՚ի ծննդեանն։

Bírthwort պէրթհուըրտ գ. Սղանդն։

Bíscotin պիսգօթին գ. Շաքարախառն պաքսիմատ։

Bíscuit պիսքիթ գ. Պաքսիմատ. մանր պաքսիմատ շաքարախառն։

To Biséct պայսէքթ ե, ն. Յերկուս բաժանել կամ հատանել, երկատել։

Biséction պայսէքշըն գ. Երկատութիւն (ըստ երկրաչափից)։

Bíshop պիշըփ գ. Եպիսկոպոս։

Bíshop, գ. Ըմպելի խառնեալ ՚ի գինւոյ և նարնջոյ՝ շաքարաւ։

To Bíshop, ե, ն. Դրոշմել, տալ զդրոշմն։

Bíshoprick պիշըփրիք գ. Եպիսկոպոսութիւն, թեմ կամ վիճակ եպիսկոպոսի։

Bíshopsweed պիշըփսուիտ գ. Բոյս ինչ։

Bisk պիսք գ. Թան կամ արգանակ ինչ խառնուածոյ։

Bísmuth պիզմըթհ գ. Կիսամետաղ ինչ։

Bíssextile պիսսէքսթիլ գ. Նահանջ (ամ)։

Bísson պիսսըն ած. Կոյր, ղաչացու։

Bístre պիսթր գ. Ներկ ինչ։

Bístort պիսթըրթ գ. Խոտ ինչ. կոչի և Snakeweed.

Bístoury պիսթուրի գ. Կարոց ինչ վիրաբուժից։

Bisúlcous պայսըլքըս ած. Թաթահերձ, կճղակաբաշխ։

Bit պիթ գ. Սանձ, բովանդակ երկաթ սանձին։

Bit, գ. Պատառ հացի. պատառ, կտոր, կտորակ, հատոր, բեկոր, մասն։ A bit the better or worse, սակաւ ինչ, սուղ ինչ, խուն ինչ։

To Bit, ե, ն. Սանձս ՚ի բերան դնել ձիոյ, սանձել։

Bitch պիչ գ. Մատակ, քած. կին հեբասուկ։

Bite պայթ գ. Խայթ, խածուած. նենգութիւն, խաբէութիւն, պատրանք. խաբեբայ, նենգաւոր։

To Bite, ե, ն. Խածանել, խածատել, կրծել, խայթել. հարկանել կամ առնջել ցրտով. կծանել, երգիծանել. հատանել, վիրաւորել. սառուցանել կամ դառնացուցանել զբերանն. խաբել, նենգել, պատրել, խաղ առնել։

To Bite, ե, չ. Առնուլ կամ ըմբռնել ըզխայծն։

Bíter պայթըր գ. Որ խածանէ կամ խայթէ. դիւրախած կամ դիւրըմբռնելի ձուկն. պատրիչ. խաբեբայ, նենգաւոր։

Bíttacle պիթթէքլ գ. Կողմնացոյց նաւորդաց։

Bítter պիթթըր ած. Դառն, դառնահամ, դառնաճաշակ, տախպ, ժանտ. խիստ, սաստիկ, դժնդակ, անգութ, անհաշտ, անողորմ. թշուառ, եղկելի, ողբասաւոր. կծողական, երգիծանողական, թշնամանալից, խածատիչ. ցաւագին, վշտագին, նեղեալ, տառապեալ։

Bítterground պիթթըրկրաունտ գ. Բոյս ինչ։

Bítterly պիթթըրլի մ. Դառնապէս. վըշտագին, ցաւագին. խստիւ, սաստիկս, ուժգին։

Bíttern պիթթըրն գ. Ազգ ձայի։

Bíttern, գ. Հիւթ դառնահամ հանեալ յաղէ։

Bítterness պիթթըրնէս գ. Դառնութիւն, տտպութիւն. չարութիւն, քէն, ոխակալութիւն, անհաշտ ատելութիւն, թշնամութիւն. խստութիւն, ժանտութիւն, դժնդակութիւն, սաստկութիւն. կծանողութիւն, երգիծանութիւն. ցաւ, վիշտ, նեղութիւն, անձկութիւն, տառապանք։

Bíttersweet պիթթըրսուիթ գ. Ազգ խընձորոյ դառն և քաղցր։

Bíttour պիթթուր գ. Թռչուն ինչ, որ և հասարակօրէն կոչի Bittern.

Bitúmen պիթիւմէն գ. Կուպր, կպրաձիւթ։

Bitúminous պիթիւմինըս ած. Կպրային, կպրախառն։

Biválve պայվէլվ ած. Երկպատեան կամ երկբացիկ (խեցեմորթ, և ունդ)։

Biválvular պայվէլվիւլըր ած. Երկպատեան, երկբացիկ։

Bíxwort պիքսուըրթ գ. Խոտ ինչ։

Bízantine պիզէնթայն գ. Բիւզանդեան (դրամ)։

To Blab պլէպ ե, ն. Ի վեր հանել, յայտնել զգաղտնիս. շաղակրատել, բազմաբանել։

To Blab, ե, չ. Առասպելաբանել, առասպելս պատմել, շաղակրատել, բարբանջել։

Blab, գ. Բազմաբան, շատախօս, շաղակրատ, առասպելախօս, առասպելապատում, բարբանջող, անզգոյշ ՚ի բանս, յայտնող գաղտնեաց։

Blábber պլէպպըր գ. Շատախօս, շաղակրատ, բարբանջող։

To Blábber, ե, չ. Սուլել առ երիվարն։

Black պլաք կամ պլէք ած. Սեաւ. սեամորթ, խափշիկ, հնդիկ. աղջամղջին, խաւարագնեալ, անլոյս. մթին, մթագին, մըթագնեալ. ցաւագին, տխրագին, տխուր, սեւազգեաց. սոսկալի, աղետալի. չար, անօրէն, ապիրատ, եղեռնաւոր, անհնարին. թշուառ, ձախողակ։

Black-bryony պլէք-պրայըընի գ. Տունկ ինչ։

Bláck-cattle պլէք-քէթթլ գ. Արջառք, եզինք, ցուլք, կովք:

Black-guárd պլէք-կէ՛րտ գ. Անլքոր, դատարկասուն:

Black-lead պլէք-լէտ գ. Սեաւ կապար՝ զոր 'ի կիր առնուն նկարիչք:

Black-púdding պլէք-փու՛տտին գ. Կերակուր կազմեալ յարենէ և 'ի ցորենոյ:

Black-rod պլէք-րօտ գ. Սպասաւոր արքունի՝ որ կրէ 'ի ձեռին զսեաւ գաւազան:

Black, գ. Սեաւ գոյն. ցաւ, սուգ, տրտմութիւն. հանդերձ սգոյ, թուխք. սեաւ, սեւամորթ, խափշիկ, հնդիկ. սեւոյ աչաց:

To Black, բ, ն. Սեւացուցանել, ներկել 'ի գոյն սեաւ, 'ի թուխս համանկել:

Bláckamoor պլէ՛քէմուր գ. Սեւամորթ, ափրիկեցի սեաւ, խափշիկ, հնդիկ:

Bláckberry bushes պլէ՛քպէրրի պուշըզ գ. Մորենի:

Bláckberry պլէ՛քպէրրի գ. Մոր, պտուղ մորենւոյ:

Bláckbird պլէ՛քպըրտ գ. Սարեակ, սարիկ:

To Blácken, պլէ՛քն բ, ն. Սեւացուցանել, 'ի թուխս համանկել, սեւագգեաց առնել. խաւարեցուցանել, մթացուցանել, ստուերացուցանել, մթագնել. նսեմացուցանել զանուն կամ զհամբաւ ուրուք, վատանուն կամ վատահամբաւ առնել:

To Blácken բ, չ. Սեւանալ, մթանալ, մթագնիլ, խաւարիլ, ստուերանալ, նսեմանալ:

Bláckish պլէ՛քիշ ած. Թուխ, քաջաթուխ, հարեալ 'ի սեաւ:

Bláckmoor պլէ՛քմուր գ. Տ. Bláckamoor.

Bláckness պլէ՛քնէս գ. Սեաւ գոյն, սեւութիւն. խաւար, մթութիւն, աղջամուղջ. ապիրատութիւն, եղեռն, չարութիւն:

Blácksmith պլէ՛քսմիթհ գ. Դարբին երկաթոյ, երկաթագործ:

Blácktail պլէ՛քթէյլ գ. Ձուկն ինչ փոքրիկ:

Bláckthorn պլէ՛քթհօրն գ. Վայրի շլորենի:

Bládder պլէ՛տտըր գ. Փամփուշտ (միզի կենդանեաց), աւաւուշտ. փամփուշտ օդալից. տիկ ուռուցեալ. պալար, խաղաւարտ, ուռոյց, այտուց:

Bládder-nut պլէ՛տտըր-նըթ գ. Բոյս ինչ:

Bládder-sena պլէ՛տտըր-սէնէ գ. Կասպ:

Blade պլէյտ գ. Ցօղուն, ոստ, ծիղ, ծղօտ, ընձիւղ, բողբոջ:

Blade, գ. Շեղբ, սուսեր (երկաթոյ). աշխոյժ, խրոխտ, քաջ, խորամանկ, ճարտար: Blade of the shoulder կամ Bláde-bone պլէյտպօն գ. Ոսկր թիկանց կմ ուսոց:

To Blade, բ, ն. Շեղբ արկանել:

Bláded պլէ՛յտէտ ած. Որ ունի զցօղուն կամ զոստ, ընձիւղեալ, բողբոջեալ:

Blain պլէյն գ. Պալար, խաղաւարտ, ուռոյց, ելունդն, վէրք, խոլայթ:

Blámable պլէ՛յմէպլ ած. Անգոսնելի, պախարակելի, ստգտանելի, պարսաւելի, դարովելի, յանցաւոր:

Blámableness պլէ՛յմէպլնէս գ. Յանցանք կամ սխալանք արժանի մեղադրութեան, պարտապանութիւն:

Blámably պլէ՛յմէպլի մ. Յանցաւորապէս, չարաչար:

To Blame պլէյմ բ, ն. Ստգտանել, պարսաւել, դարովել, պախարակել, անգոսնել, մեղադրել:

Blame, գ. Դարով, պարսաւ, ստգտանք, մեղադրութիւն. յանցանք, մեղք, պատժապարտութիւն, ստգիւտ, արատ, բիծ:

Bláméful պլէ՛յմֆուլ ած. Յանցաւոր, պատժապարտ, մեղապարտ, դարովելի:

Blámeless պլէ՛յմլէս ած. Անմեղ, անպարտ, անպարսաւ, անստգիւտ:

Blámelessly պլէ՛յմլէսլի մ. Անպարտ, անպարսաւ, անստգիւտ, առանց յանցանաց, անդատապարտ:

Blámelessness պլէ՛յմլէսնէս գ. Անմեղութիւն, անպարտականութիւն, անդատապարտութիւն:

Blámer պլէ՛յմըր գ. Պարսաւիչ, պախարակիչ, անգոսնող, ստգտանող, մեղադիր:

Blamewórthy պլէյմ-ուը՛րդհի ած. Արժանի ստգտանաց, մեղադրելի, պախարակելի, պատժապարտ:

To Blanch պլէնչ բ, ն. Սպիտակացուցանել, սպիտակ առնել. յստակել, սրբել, մաքրել. թողուլ, զանց առնել, կեղծել, ծածկել, պատրուակել, քօղարկել:

To Blanch, բ. չ. Խուսափել, խոյս տալ, փախուստ խնդրել:

Bláncher պլէ՛նչըր գ. Որ սպիտակացուցանէ կամ բուէ:

Bland պլէնտ ած. Քաղցր, քաղցրախօս, փաղաքուշ, հեզիկ, մեղմ, մեղմական, քաղցրիկ:

To Blándish պլէ՛նտիշ բ, ն. Կակղել, ամոքել, շողոքորթել, գգուել, փաղաքշել:

Blándishment պլէ՛նտիշմէնթ գ. Գգուանք, փաղաքշանք. քաղցրաբանութիւն, ողոք կամ ամոքական բանք. շողոքորթութիւն, շողոմութիւն:

Blank պլէնք ած. Սպիտակ. անգիր, պարապ կամ դատարկ (թուղթ). ամօթալից, ամօթապարտ, զամօթի հարեալ, խայտառակեալ, նշաւակեալ. այլագունեալ, սրտաբեկ. արձակ կամ աննմանայանգ (ոտանաւոր):

Blank, գ. Դատարկ կամ սպիտակ վայր թողեալ 'ի թղթի. անգիր կամ դատարկ թուղթ խաղու. անգիր թուղթ, կամ դրրամ. կէտ նպատակի, նշան, նշաւակ, նպատակ. վախճան, առարկայ:

To Blank, բ, ն. Յամօթ առնել, խայտառակել, նշաւակել, նկուն առնել, լքուցանել, սրտաբեկ առնել. եղծանել, ջնջել:

Blánket պլէ՛նքէթ գ. Ասուի ծածկարան անկողնոյ. տեսակ ինչ տանձի:

To Blánket, բ, ն. Արկանել 'ի վերայ զծածկարան ասուի. ցնցել ասուի ծածկարանի:

Blánkly պլէ՛նքլի մ. Սպիտակաբար, սպիտակութեամբ. այլագունութեամբ. ամօթով, ամօթապարտ, զամօթի հարեալ:

To Blare պլէ՛ր բ, չ. Գոչել, մռնչել, բառաչել (անսովոր):

To Blaspheme պլէսֆի՛մ բ, ն. Հայհոյել. չարախօսել, բամբասել:

To Blaspheme, բ, չ. Խօսել զհայհոյութիւնս:

Blasphémer պլէսֆի՛մըր գ. Հայհոյիչ:

Blásphemous պլէ՛սֆիմըս ած. Հայհոյական, հայհոյութեան, ամբարիշտ, անօրէն, չարալեզու:

Blásphemously պլէ՛սֆիմըսլի մ. Հայհոյութեամբ, ամբարշտութեամբ:

Blásphemy պլէ՛սֆիմի գ. Հայհոյութիւն, հայհոյանք:

Blast պլէսթ գ. Հնչիւն (հողմոյ). հնչիւն, ձայն (նուագարանի). հարուած, վնասակար ազդեցութիւն (մոլորակի). հարուած ժանտախտի:

To Blast, բ, ն. Հարկանել ժանտախտիւ կամ ապականութեամբ. հարկանել, ազազել, չորացուցանել, թարշամեցուցանել, խամրել. վնասել, անուանարկ առնել, վատահամբաւել. ունայնացուցանել, ընդունայն առնել, 'ի դերեւ հանել. զարհուրեցուցանել, սրտաբեկ առնել:

Blástment պլէ՛սթմէնթ գ. Հարուած կամ ապականութիւն:

Blátant պլէ՛յթէնթ ած. Բառաչող:

To Blátter պլէ՛թթըր բ, չ. Բառաչել, գոչել, մռնչել:

Blay պլէյ գ. Փոքրիկ ձուկն ինչ գետոյ, որ եւ Bleak.

Blaze պլէյզ գ. Բոց, վառումն, ցոլացումն. հրատարակումն, սփռումն, ծաւալումն կամ տարածումն համբաւոյ. լապխտակ նիշ 'ի ճակատ ձիոյ:

To Blaze, բ, չ. Ցոլանալ կամ փայլել իբրեւ զբոց, նշուլել, շողշողել, լուսափայլել. յայտնի կամ լուսափայլ երեւել:

To Blaze, բ, ն. Յայտնել, հրատարակել, հռչակել, քարոզել. բացատրել կամ լուսաբանել զնշանակս տոհմի տան. վառել, բորբոքել, լուցանել:

Blázer պլէ՛յզըր գ. Որ յայտնէ կամ հրատարակէ, որ տարածէ զհամբաւ:

To Blázon պլէ՛յզն բ, ն. Բացատրել զնշանակս տոհմի տանց. պճնել, զարդարել, յօրինել. բանալ, դնել առաջի, յայտնել, ցուցանել. սփռել, տարածել, համբաւել, հռչակել, քարոզել, հնչեցուցանել:

Blázon, գ. Կնքաբանութիւն, բացատրութիւն նշանակաց տոհմից տանց. հռչակումն, տարածումն, քարոզ. հռչակ, համբաւ, լուր:

Blázonry պլէ՛յզընրի գ. Կնքաբանութի՟, գիտութիւն նշանակաց տոհմից տանց:

To Bleach պլի՛չ բ, ն. Սպիտակացուցանել (տուեալ հողմոյ կամ եղեալ յարեւու):

To Bleach, բ, չ. Սպիտականալ (յերեւաց հողմոյ կամ արեւու):

Bleak պլի՛ք ած. Հարեալ 'ի ցրտոյ, գունաթափ, տժգոյն, ցուրտ, ցրտագին, ուժգին, սաստիկ, ցրտասառոյց. տխուր, տխրագին:

Bleak, գ. Տես Blay.

Bleákness պլի՛քնէս գ. Ցրտութիւն, սառոյց:

Bléaky պլի՛քի ած. Ցուրտ, ցրտագին, սառուցեալ, ցրտասառոյց:

Blear պլի՛ր ած. Բժակն, գիճակն. մթին, անլոյս, խաւարին:

Bléaredness պլի՛րէտնէս գ. Բիժ, գիճութիւն աչաց:

To Bleat պլի՛թ բ, չ. Պապաչել խաշանց կամ այծից:

Bleat, գ. Բառաչ, բարբառ հօտից:

Bleb պլէպ գ. Ուռոյց, պալար. պղպջակ:

To Bleed պլի՛տ բ, չ. Հեղուլ կամ հոսել զարիւն իւր. երակ հատանել. զենանիլ, խողխողիլ, մեռանիլ բռնի մահուամբ. հոսել, բղխել (իբրեւ զարիւն):

To Bleed, բ, ն. Արիւն հանել, հատանել զերակ այլոյ:

Bleit *կամ* Blate պլէյթ ած. Ամօթխած կամ ամօթապարտ:

To Blémish պլէ՛միշ բ, ն. Արատել, բծաւորել, ապականել, եղծանել, տգեղացուցանել. եղծանել զանուն ուրուք, վատանուն կամ վատահամբաւ առնել, արատ կամ նախատինս դնել:

Blémish, գ. Արատ, բիծ, կեղտ, պարշութիւն, աղտեղութիւն, տգեղութիւն. կեղտ անուն, անարգանք, նախատինք, ամօթ նախատանաց:

To Blench պլէ՛նչ բ, չ. Կծկիլ, ամփոփիլ, դառնալ, դեւանիլ, ընկրկիլ:

To Blench, բ, ն. Արգելուլ, խափանել, ընկրկել:

To Blend պլէնտ բ, ն. Խառնել 'ի միասին. խառնակել, շփոթել. խանգարել, ապականել, պղծել:

Blent պլէնթ. Անցեալ ընդունելութիւն to Blend բայի:

To Bless պլէս բ, ն. Օրհնել, յաջողել, երանելի, բարեբաստիկ կամ երջանիկ առնել. օրհնել, մաղթել զբարիս. օրհնել, սուրբ առնել, սրբել (աղօթիւք), սրբացուցանել, քահանայագործել. օրհնել, գովել, փառաւորել. բարգաւաճել, ծաղկեցուցանել:

Bléssed պլէ՛սսէտ ած. Օրհնեալ, երջանիկ, երանեալ, երանելի, բարեբաստիկ, բարերջանիկ. բարեյիշատակ. ամենօրհնեալ, սուրբ:

Bléssedly պլէ՛սսէտլի մ. Երջանկաբար:

Bléssedness պլէ՛սսէտնէս գ. Երջանկութիւն, երանութիւն, բարեբաստութիւն, սրբութիւն. յաւիտենական երանութիւն կամ փառք. աստուածային շնորհք կամ օրհնութիւն:

Blésser պլէ՛սսըր գ. Օրհնիչ, որ տայ զօրհնութիւն, որ յաջողէ:

Bléssing պլէ՛սսինկ գ. Օրհնութիւն. բարեմաղթութիւն. շնորհք, բարութիւն, պարգեւ, բարիք. երջանկութիւն, բարեմասնութիւն:

Blest պլէստ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Bless բայի:

Blew պլիու. Կատարեալ ժամանակ to Blow բայի:

Blight պլայթ գ. Ժանգ կամ գալուկն արմտեաց. հարուած, ապականութիւն, վնաս, փտութիւն:

To Blight, բ, ն. Հարկանել ժանգով կամ գալկամբ զարմտիս. հարկանել, ապականել, վնասել, փտեցուցանել:

Blind պլայնտ ած. Կոյր, զաչացու. խաւարչալին, խաւարին, մթին, դժուարին. զուրկ 'ի հանճարոյ, անմիտ, տգէտ, անգէտ. գաղտնի, ծածուկ, անտես, առանձին, աներևոյթ:

To Blind, բ, ն. Կուրացուցանել, խաւարեցուցանել, հատանել զարեւն յաչաց. մթացուցանել, ստուերացուցանել, ծածկել, մթագնել, նսեմացուցանել:

Blind, գ. Ծածկոյթ, պատրուակ, արգել, խափան (տեսութեան). մթութիւն, դժուարութիւն:

To Blíndfold պլա՛յնտֆօլտ բ, ն. Կապել զաչս, ծածկել զերեսս:

Blíndfold, ած. Կապեալ աչօք կամ և երեսօք:

Blíndly պլա՛յնտլի մ. Կոյր զկուրայն. անխորհրդաբար, անմտութեամբ:

Blíndman's buff պլա՛յնտմէնզ պըֆ գ. Խաղ կապեալ աչօք, աչքկապուկ:

Blíndness պլա՛յնտնէս գ. Կուրութիւն. տգիտութիւն, անմտութիւն:

Blíndside պլա՛յնտսայտ գ. Խաւարին կամ տկար կողմն, առանձին տկարութիւն կամ պակասութիւն մարդոյ:

Blíndworm պլա՛յնտուըրմ գ. Օձ ինչ փոքրիկ:

To Blink պլինք բ, չ. Ակնարկել աչօք. ընդ աղօտ տեսանել:

Blínkard պլի՛նքըրտ գ. Վատատես, կարճատես, շիլ, շլակն. ընդ աղօտ տեսութիւն կամ նշմարանք, աղօտ նշոյլ:

Bliss պլիս գ. Երանութիւն, երջանկութիւն, անճառ կամ յաւիտենական ուրախութիւն:

Blíssful պլի՛սֆուլ ած. Երանելի, երանաւէտ, երջանիկ, ամենազուարճ, ուրախարար, լի երանութեամբ, երանալից, բարերջանիկ:

Blíssfully պլի՛սֆուլլի մ. Երջանկաբար, լի երանութեամբ:

Blíssfulness պլի՛սֆուլնէս գ. Երանութիւն, երջանկութիւն, երանաւէտ ուրախութիւն, լիապատար ցնծութիւն:

To Blíssom պլի՛սըմ բ, չ. Նուալ իբրև զկատու բորբոքեալ ցանկութեամբ, տռփել, վաւաշել:

Blíster պլի՛ստըր գ. Պալար, խաղաւարտ, ուռոյց, այտուց, ելունդն, խոցք. խարանադեղ:

To Blíster, բ, չ. Պալարանալ, խաղաւարտիլ, ուռիլ, այտնուլ:

To Blíster, բ, ն. Պալարացուցանել, ուռուցանել, այտուցանել. դնել 'ի վերայ զխարանադեղ, տապել:

Blithe պլայթհ ած. Զուարթադէմ, ուրախ, զուարթ, զուարթերես, կայտառ, խնդալից, ուրախալից, բերկրալից:

Blíthly պլա՛յթհլի մ. Զուարթադէմ, զուարճալից, զուարթերես, խնդալից, զուարթ դիմօք, զուարթութեամբ:

Blíthness կամ Blíthsomeness պլա՛յթհնէս, պլա՛յթհսըմնէս գ. Զուարթութիւն, զուարճութիւն, ուրախութիւն, խնդութիւն, բերկրութիւն:

Blíthsome պլա՛յթհսըմ ած. Զուարթ, զուարթադէմ, կայտառ, բերկրալից, զուարճալից:

To Bloat պլօթ բ, ն. Փքուցանել, փչել, ուռուցանել, փքացուցանել, այտուցանել:

To Bloat, բ, չ. Ուռնուլ, փքանալ, այտնուլ:

Blóatedness պլօ́թէտնէս գ. Ուռուցումն, փքացումն, այտուցումն:

Blóbber պլօ́պպըր գ. Պղպջակ:

Blóbberlip պլօ́պպըրլիփ գ. Լայն կամ ուռուցեալ շրթունք:

Blóbberlipped կամ Blóblipped պլօ́պպըրլիփթ, պլօ́պլիփթ ած. Լայնաշուրթն:

Block պլօք գ. Կոճղ, բուն. թանձրութիւն, կարկառ, դէզ. թանձր մարմին. գլուխ փայտաշէն. փայտեղէն կաղապար գլխարկի. կոճղ՝ յորոյ վերայ գլխատեն ըզմահապարտս. խոչ, խափան, արգել. Ճախարակ (ըստ նաւաստեաց). ապուշ, թանձրամիտ:

To Block, բ, ն. Խնուլ, փակել, արգելուլ, պաշարել:

Block-house պլօք-հաուս գ. Ամբարտակ. յարկածածուկ ամուր ապաւինի:

Block-tín պլօք-թին գ. Անագ զուտ:

Blockáde պլօքէյտ գ. Պաշարումն, պատնէշ պաշարման:

To Blockáde բ, ն. Արգելուլ, փակել, պաշարել:

Blóckhead պլօ́քհէտ գ. Անբան, ապուշ, գրաստամիտ:

Blóckheaded պլօ́քհէտէտ ած. Ապուշ, թանձրամիտ, անհանճար, պնդագլուխ:

Blóckish պլօ́քիշ ած. Ապուշ, թանձրամիտ, խօթամիտ, տխմար, անհանճար, յեսամիտ, բիրտ, անմիտ:

Blóckishly պլօ́քիշլի մ. Տխմարաբար, անհանճարաբար, անիմաստաբար:

Blóckishness պլօ́քիշնէս գ. Թանձրամըտութիւն, անհանճարութիւն, անիմաստութիւն, բրտութիւն, անմտութիւն:

Blómary պլօ́մէրի գ. Բովք երկաթոյ:

Blónket պլը́նքէթ գ. Տես Blanket.

Blood պլըտ գ. Արիւն. զաւակ, սերունդ, ծնունդ, ազգ, զարմ, տոհմ, տուն, ազգատոհմ. հեղումն արեան, սպանութիւն. կեանք. բարկութիւն, սրտմտութիւն, զայրոյթ, կիրք. եռանդուն, բարկաբիրտ, անժոյժ (երիտասարդ). հիւթ:

To Blood, բ, ն. Ներկել, ոռոգանել կամ շաղախել արեամբ, յարիւն կամ յարեան թաթաւել. զհետ պնդիլ արեան կամ որսոյ. երակ հատանել, հանել զարիւն. գրգռել, զայրացուցանել, շարժել՚ի սրտմտութիւն:

Blood-boltered պլըտ-պօլթըրտ ած. Արիւնաշաղախ, ոռոգեալ կամ շաղախեալ արեամբ:

To Blood-let պլըտ-լէթ բ, ն. Երակ հատանել, հանել զարիւն յերակէն:

Blood-letter պլըտ-լէթթըր գ. Երակահատ, որ հանէ զարիւն յերակէն:

Blood-stone պլըտ-սթօն գ. Արիւնաքար, կարմրաքար:

Blood-thirsty պլըտ-թհըրսթի ած. Ծարաւի արեան, արիւնառուշտ, արեանարբու, արիւնայեղց, արիւնահեղ:

Blóodflower պլըտֆլաուըր գ. Արիւնածաղիկ (բոյս):

Bloodguíltiness պլըտկիլթինէս գ. Արիւնհեղութիւն, սպանութիւն, յանցանք արիւնհեղութեան:

Blóodhound պլըտհաունտ գ. Շուն կատաղի կամ արիւնախանձ:

Blóodily պլըտիլի մ. Արիւնհեղութեամբ, արեան ճապաղեօք, գազանաբար, անողորմ:

Blóodiness պլըտինէս գ. Արիւնահեղութիւն, արիւնըշտութիւն:

Blóodless պլըտլէս ած. Անարիւն, մեռեալ, անշնչացեալ, դիակնացեալ. առանց հեղման արեան կամ կոտորածի:

Blóodshed պլըտշէտ գ. Արիւնհեղութիւն, յանցանք մարդասպանութե. սպանութիւն, մահ, կոտորած:

Blóodshedder պլըտշէտտըր գ. Սպանող, մարդասպան, արիւնահեղ:

Blóodshot կամ Bloodshótten պլըտշօթ, պլըտշօ́թթն ած. Արիւնառուշտ, արիւնայեղց, արիւնալից, արիւնացայտ:

Blóodsucker պլըտսըքըր գ. Տզրուկ, որ ծծէ զարիւն. արիւնահեղ, մարդասպան:

Blóody պլըտի ած. Արիւնաշաղախ, արիւնալից. արիւնահեղ, արիւնայեղց, արիւնառուշտ, արիւնախանձ, բազմախոշոշ, բազմախողխող, անողորմ:

Bloom պլում գ. Ծաղիկ պտղոց. ծաղիկ կամ անկլուութիւն (հասակի):

To Bloom, բ, չ. Ծաղկիլ, տալ կամ բուսուցանել ծաղիկս. ծաղկեցուցանել, բուսուցանել իբրև զծաղիկս. լինել՚ի ծաղիկ անդ հասակին, լինել առոյգ կամ զուարթածաղիկ հասակաւ:

Blóomy պլու́մի ած. Ծաղկալից, ծաղկափթիթ, ծաղկազեղ, ծաղկազուարճ:

Blore պլօր գ. Փչումն, հնչումն, հնչիւն:

Blóssom պլօ́սսըմ գ. Ծաղիկ պտղոց կամ ծառոց:

To Blóssom, բ, չ. Ծաղկիլ, փթթիլ ծաղկօք, տալ զծաղիկ:

To Blot պլօթ բ, ն. Եղծանել կամ ջնջել թանաքաւ. քերել, ջնջել, բառնալ. աղտոտել կամ եղծանել (զթուղթն). ապեղացուցանել, բառնալ զգեղեցկութիւնն. ըստուերացուցանել, մթացուցանել, խաւարեցուցանել:

Blot, գ. Եղծումն կամ ջնջումն գրուածոյ՚ի ձեռն թանաքի. խմումն, արատ կամ

բիծ 'ի վերայ Թղթոյ․ բիծ, արատ, կեղտ․ կեղտ անուն, վատանուանութիւն, նախատինք, ամօթ, անարգանք։

Blotch պլաչ գ․ Արած, հեղ կամ պալար 'ի վերայ մարմնոյ։

To Blote պլօթ բ, ն․ Ծխել, չորացուցանել ծխով կամ կախել 'ի ծուխ։

Blow պլօ գ․ Հարուած, բաղխումն, բաղխիւն․ արկածք, աղէտք, օրհաս մահու․ կռիւ, մարտ, բաղխումն․ նստուած ճանճի։

To Blow, բ, չ․ Շնչել հողմոյ․ հեւալ․ շնչել, փչել․ հնչել․ հարկանել փողոյ։ To blow over, անցանել կամ փարատիլ մրրկի։ To blow up, ելանել կամ ձգիլ յօդս բռնութեամբ վառօդոյ։

To Blow, բ, ն․ Տապալել, կործանել 'ի վայր բռնութեամբ հողմոյ․ ցրուել, փարատել, տանել 'ի բաց, հոսել․ փչել, արծարծանել փքովք․ ուռուցանել, փքացուցանել․ հնչել, հնչեցուցանել, հարկանել զփող․ գոլացուցանել շնչով․ հաչակել, տարածել, համբաւել, հնչել․ ապականել նրստուածովք ճանճից։ To blow out, շիջուցանել փչմամբ։ To blow up, փչել, ուռուցանել․ փքացուցանել․ կործանել, հանել յօդս 'ի ձեռն վառօդոյ։ To blow upon, գրգռել, հրապուրել։ To blow one's nose, խնչել, մաքրել զքիթսն։

To Blow, բ, չ․ Ծաղկիլ, փթթիլ ծաղկամբ, պանկիլ։

Blówpoint պլօ՛փօյնթ գ․ Խաղ ինչ մանկանց։

Blowth պլօթհ գ․ Ծաղկիք ծառոց, պտղկունք ծաղկանց ծառոց։

Blowze պլաուզ գ․ Օրիորդ՝ որ ունի կարմիր և ուռուցեալ այտս։

Blówzy պլա՛ուզի ած․ Արևակէզ, հարեալ 'ի կարմիր։

Blúbber պլը՛պպըր գ․ Ճարպ կիտի։

To Blúbber, բ, չ․ Ալյանալ ծնօտից յարտասուաց։

To Blúbber, բ, ն․ Ալյուցանել զծնօտս արտասուօք։

Blúdgeon պլը՛ճըն գ․ Գաւազան կապարեայ գլխով։

Blue պլիու ած․ Կապոյտ, կապուտակ, երկնագոյն։

Blúebottle պլիու՛պօթթլ գ․ Ծաղիկ ինչ․ (տերեփուկ)․ ճանճ կապուտափոր։

Blúely պլիու՛լի մ․ Կապուտակեայ։

Blúeness պլիու՛նէս գ․ Կապուտակութիւն, գոյն կապուտակ։

Bluff պլըֆ ած․ Ուռուցեալ, փքուցեալ, վէս, գոռոզ, խոժոռահայեաց, խռովայոյզ։

To Blúnder պլը՛նտըր բ, չ․ Կարի իմն սխալել կամ վրիպել, անմտութեամբ գործել, անմտանալ․ գթել, սայթաքել։

To Blúnder, բ, ն․ Շփոթել, խառնակել կոյր զկուրայն կամ անմտութեամբ, խառնիխուռն առնել։

Blúnder, գ․ Վրիպակ կամ սխալանք մեծ, կուրութիւն անհնարին։

Blúnderbuss պլը՛նտըրպըս գ․ Հրացան կամ Թնդանօթ մեծ, որ արձակէ բազում գնտակս։

Blúnderer պլը՛նտըրըր գ․ Այր բազմավրէպ, անմիտ, ապուշ, Թանձրամիտ, խօթամիտ։

Blúnderhead պլը՛նտըրհէտ գ․ Անմիտ, ապուշ, բթամիտ։

Blunt պլընթ ած․ Բութ, գուլ․ ապուշ, Թանձրամիտ, բթամիտ, խօթամիտ․ բիրտ, ռամիկ, խիստ, խոշոր․ գեղջուկ, անհեթեթ, անոճ, չհնականագոյն։

To Blunt, բ, ն․ Բթացուցանել զծայրն կամ զսայրն․ նուազեցուցանել կամ բառնալ զախորժակ կամ զզօրութիւն․ թուլացուցանել, տկարացուցանել։

Blúntly պլը՛նթլի մ․ Բթութեամբ․ պարզ, անկեղծութեամբ, համարձակ։

Blúntness պլը՛նթնէս գ․ Բթութիւն․ պարզմտութիւն, անկեղծութիւն, բրտութիւն, գեղջկութիւն։

Blur պլըր գ․ Արատ, բիծ, ապականութիւն, աղտեղութիւն։

To Blur, բ, ն․ Ապականել, աղտեղել, արատել, բծաւորել, եղծանել, խաթարել։

To Blurt պլըրթ բ, ն․ Գթել կամ սայթաքել 'ի բանս, սատել ինչ յանդէպս։

To Blush պլըշ բ, չ․ Շառագնիլ, շիկնիլ (առ ամօթոյ)․ կարմրիլ, կարմրանալ։

Blush, գ․ Շառագնութիւն գիմաց, շիկն, ամօթ․ կարմրութիւն, գոյն կարմրափայլ․ յանկարծ տեսիլ կամ երևումն։

Blúshy պլը՛շի ած․ Շառագոյն, կարմիր, կարմրափայլ, շիկնորակ։

To Blúster պլը՛սթըր բ, չ․ Շնչել մեծաձայն հնչմամբ, ուժգին շնչել, գոչել, շառաչել, փոթորկել, փոթորիկ կամ խռովութիւն յարուցանել․ աղմուկ յուզել, խիզախել, յախորտալ։

Blúster, գ․ Շնչիւն հողմոյ մեծաձայն, ուժգին հնչումն, փոթորիկ․ գոչիւն, շաչիւն, շառաչիւն, աղմուկ, խռովութիւն, աղաղակ․ մեծաբանութիւն, խրոխտումն։

Blústerer պլը՛սթըրըր գ․ Անապարծ, խրոխտապանծ, խիզախող։

Blústerous պլը՛սթըրըս ած․ Խրոխտ, մեծաբան, պոռոտող, բազմաղաղակ։

Bo պօ մջ․ Ձայն պակուցիչ։

Boar պօր գ․ Խոզ արու կամ մատակախոզ։

Board պօրտ գ․ Տախտակ․ սեղանատախ-

տակ․ սեղան․ ատեան, խորհրդարան․ ամէն նաւու, նաւ։

To Board, բ, ն. Մտանել 'ի նաւ բանի․ յարձակիլ 'ի վերայ, գիմել, մատչիլ կամ մերձենալ առ ոք, մտանել 'ի փորձ․ տախտակամած յօրինել զյատակ սենեկին։

To Board, բ, չ. Բնակել վարձու 'ի հասարակաց տան։

Board-wages պօրտ-ուէյճըզ գ. Թոշակ ծառայից վասն կերակրոց։

Bóarder պօ՛րտըր գ. Սեղանակից կամ ճաշակից հասարակաց, որ ուտէ ընդ այլում 'ի հասարակաց սեղանի։

Bóarish պօ՛րիշ ած. Խոզային, վարազական, գազանական, անողորմ, վայրենի։

To Boast պօսթ բ, չ. Պարծիլ, պանծալ, մեծաբանել, մեծաբանս բարբառել։

To Boast, բ, ն. Պարծիլ վասն ուրուք, պարծանօք խօսիլ զումեքէ, գովել, մեծացուցանել, բարձրացուցանել։

Boast, գ. Պարծանք, մեծաբանութիւն, սնապարծութիւն․ առիթ պարծանաց, փառք, գովութիւն։

Bóaster պօ՛սթըր գ. Պարծող, պանծացող, սնապարծ, մեծաբան։

Bóastful պօ՛սթֆուլ ած. Լի պարծանօք անձին, սնապարծ, մեծաբան։

Bóastingly պօ՛սթինկլի մ. Պարծանօք, սնապարծութեամբ։

Boat պօթ գ. Նաւակ, կուր, վարքայ, նաւ փոքր։

Boátion պօէ՛շըն գ. Աղաղակ, ձայն, գոչիւն, հնչումն, բոմբիւն։

Bóatman կամ Bóatsman պօ՛թմէն, պօ՛թսմէն գ. Նաւակավար։

Bóatswain պօ՛թսուէյն կամ պօ՛սն գ. Ստորին պաշտօնեայ 'ի նաւի։

To Bob պօպ բ, ն. Դան հարկանել, գանել, ծեծել․ խաբել, պատրել, խաբկանօք առնուլ 'ի ձեռաց, գողանալ։

To Bob, բ, չ. Կախիլ, առկախիլ, տատանել, տարուբերիլ, ճօճել, ճօճալ։

Bob, գ. Առկախեալ ինչ․ գինդ, գորշապահանգ․ կրկնութիւն բանի յուսարա տան ոտանաւորի․ հարուած, գան, կռուփ։

Bóbbin պօ՛պպին գ. Իլ կամ իլիկ։

Bóbcherry պօ՛պչէրրի գ. Խաղ ինչ տղայոց։

Bóbtail պօ՛պթէյլ գ. Ագատ, ձետ հատեալ կամ կրճատեալ։

Bóbtailed պօ՛պթէյլտ ած. Ագատ։

Bóbwig պօ՛պուիկ գ. Կեղծ ծամ կրճատեալ։

To Bode պօտ բ, ն. Գուշակել, ցուցանել յառաջագոյն, նշանակել, ազդել յառաջագոյն։

To Bode, բ. չ. Գուշակել, լինել գուշակ կամ նշան յառաջագոյն։

Bódement պօ՛տմէնթ գ. Գուշակութիւն, նշան կամ ազդեցութիւն յառաջագոյն։

To Bodge պօճ բ, չ. Զանգի առնուլ, վարանիլ, երկբայիլ։

Bódice պօ՛տիս գ. Լանջանոց կամ լանջապանակ կանանց։

Bódiless պօ՛տիլէս ած. Անմարմին, առանց մարմնոյ, աննիւթ, աննիւթական․ առաչօք, երևութական։

Bódily պօ՛տիլի ած. Մարմնական, մարմնեղէն, մարմնաւոր, նիւթական, հիւթական․ իրական, արդեամբք։

Bódily, մ. Մարմնապէս, մարմնաւորապէս, միացեալ ընդ մարմնոյ։

Bódkin պօ՛տքին գ. Սլաք, սրածայր երկաթ, հերիւն, սլաքաձև գործի․ հերաբաշխ գործի կանանց։

Bódy պօ՛տի գ. Մարմին․ նիւթ, գոյացութիւն․ այր, մարդ, անձն, ոգի, ոմն, ոք․ իր․ զանգուած, խումբ, ժողով, բազմութիւն․ զօրութիւն, ուժգնութիւն․ միջին կամ սատուար գունդ զօրաց, բանակ․ ստուարութիւն, թանձրութիւն, բուն․ միաբանութիւն, ընկերութիւն, հաւաքումն։ Somebody, ոմն, ոք։ Nobody, ոչ ոք։ Every body, ամենայն ոք, իւրաքանչիւր ոք։

Bódy-clothes պօ՛տի-քլօզ գ. Ծածկոյթ փափկամանունդ երիվարաց։

To Bódy, բ, ն. Մարմնացուցանել, կերպարանել, ձևացուցանել։

Bog պօկ գ. Սիկ, կաւ, տիղմ, ճախին, ճահիճ, մօր։

Bog-trotter պօ՛կ-թրըթթըր գ. Որ բնակէ 'ի տղմուտ վայրս։

To Bóggle պօ՛կկլ բ, չ. Տրմնուլ, խրտչիլ, սարմնուլ, յետս ընկրկիլ, պակնուլ․ վարանիլ, երկբայիլ, տարակուսիլ։

Bóggler պօ՛կկլըր գ. Տարատամ, տարակուսեալ, երկչոտ։

Bóggy պօ՛կկի ած. Տղմուտ, տղմային, տղմալից, ճախճային, ճախճախուտ։

Bóghouse պօ՛կհաուս գ. Արտաքնոց, լըւալիք։

Bohéa պօհի՛ գ. Տեսակ ինչ թէյի։

To Boil պօյլ բ, չ. Եռալ, պղպջակել․ տապանալ, ջեռնուլ, հրանալ, բորբոքիլ, ծփիլ, ալէկոծիլ, մրրկիլ․ եփիլ, խարշիլ։

To Boil, բ, ն. Եփել, եռացուցանել, խարշել, ջեռուցանել։

Bóiler պօ՛յլըր գ. Որ եփէ կամ ջեռուցանէ․ աման, ջեռուցիչ պղնձի։

Bóisterous պօ՛յսթըրըս ած. Ուժգին, սաստիկ, բուռն, անհնարին, կատաղի, ամե_

նի, մրրկայոյզ. փոթորկեալ, խռովայոյզ:

Bóisterously պօյսթէրըսլի մ. Ուժգին, բուռն, բռնութեամբ, սաստկութեամբ, փոթորկելով:

Bóisterousness պօյսթէրըսնէս գ. Բռնութիւն, ուժգնութիւն, սաստկութ̅ի, խռովութիւն, կատաղութիւն, ամեհութիւն:

Bólary պօլէրի ած. Կաւեղէն, կաւոտ. հայկաւեան:

Bold պօլտ ած. Համարձակ, քաջասիրտ, արի, քաջ, աներկիւղ. արիական, վեհ, վսեմ. վստահ, անվեհեր. ձեռներէց, յանձնապաստան, յանդուգն, ժպիրհ, լիրբ, անամօթ. յայտնի, ակներև: To make bold, կամ to be bold, համարձակել, իշխել, յանդգնել:

To Bólden պօլտն բ, ն. Համարձակեցուցանել, յանդգնեցուցանել, տալ համարձակութիւն, տալ համարձակել, իշխել կամ յանդգնել:

Bóldface պօլտֆէյս գ. Յանդգնութիւն, ժպրհութիւն, լրբութիւն, անամօթութ̅ի, պնդերեսութիւն:

Bóldfaced պօլտֆէյստ ած. Յանդուգն, ժպիրհ, լիրբ, անամօթ, պնդերես:

Bóldly պօլտլի մ. Համարձակ, համարձակագոյն, անվեհեր, քաջաբար, արիաբար:

Bóldness պօլտնէս գ. Արութիւն, քաջութիւն, աներկիւղութիւն, անվեհերութիւն, քաջասրտութիւն, վեհանձնութիւն. համարձակութիւն. ազատութիւն. վստահութիւն, աներկեանութիւն, խրախոյս. յանդգնութիւն, ժպրհութիւն, լրբութ̅ի:

Bole պօլ գ. Բուն ծառոյ, ցօղուն, ծըղօտ. տեսակ ինչ կաւոյ: (Bole Armeniack, հայկաւ). չափ ինչ ցորենոյ:

Bólis պօլիս գ. Գունտ ինչ օդապարիկ:

Boll պօլ գ. Ցօղուն, ծղօտ, ծիղ, ոտն:

To Boll, բ, չ. Ցօղ կալ, ունել ծղօտ կամ ծիղ:

Bólster պօլսթըր գ. Բարձ գլխոյ. բարձ կամ ծածկոյթ. բարձիկ վիրաց:

To Bólster, բ, ն. Դնել կամ արկանել զբարձ ընդ գլխով. յարդարել կամ պատրաստել զանկողին վասն ուրուք. դնել բարձիկ 'ի վերայ վիրաց, պատել զվէրս. ձեռն տալ, օգնել, զօրացուցանել:

Bolt պօլթ գ. Նետ, փքին, սլաք, շանթ, կայծակն. նիգ, աղխ կամ նեցուկ դրան. շղթայ, կապանք. աղտ, բիծ, արատ: Bolt upright, ուղղակի, կշռակի:

To Bolt, բ, ն. Աղխել, նիգ դնել, նգօք ամրացուցանել. ձգել արտաքս բռնութ̅ե կամ խուճապաւ, ընդոստուցանել. կապել, հաստատել, պնդել. արկանել 'ի շըղթայս. մաղել, խարբալել. քննել, փորձել. մաքրել, որբել:

To Bolt, բ, չ. Վազել արտաքս շտապաւ կամ յանկարծակի, ընթանալ, ընդոստնուլ:

Bólter պօլթըր գ. Մաղ, խարբալ. ցանց, ուռկան:

Bólthead պօլթհէտ գ. Ապակի անօթ ինչ կամ թորանոց քիմիականաց:

Bólting-house պօլթինկ-հաուս գ. Տուն կամ սենեակ մաղելոյ զալիւր:

Bóltsprit կամ Bówsprit պօուսփրիթ գ. Կայմ կամ առագաստակալ նաւու ձգեալ կողմնակի:

Bólus պօլըս գ. Հատադեղ մեծ. պատառ:

Bomb պըմ գ. Բոմբիւն, հնչիւն. ռումբ հրձիգ:

To Bomb, բ, ն. Արձակել հրալից ռումբս:

Bomb-chest պըմ-չէսթ գ. Արկղ ռմբալից կամ վառօդալից թաղուցեալ ընդ երկրաւ:

Bomb-ketch կամ Bomb-vessel պըմ-քէչ, պըմ-վէսսէլ գ. Հրձիգ նաւ:

Bómbard պըմպարտ գ. Ռըմբիկէն, թնդանօթ մեծ. տակառ գինւոյ:

To Bombárd, բ, ն. Արձակել հրալից ռումբս:

Bombardiér պըմպարտիր գ. Արձակող հրալից ռմբոց, ռմբաձիգ:

Bombárdment պըմպարտմէնթ գ. Արձակումն հրալից ռմբոց, ռմբահարութիւն:

Bombasín պըմպէզին գ. Կտաւ ինչ մետաքսեայ:

Bombást պըմպէսթ գ. Ճամարտակութիւն, փքացեալ կամ խրոխտ բանք:

Bómbast պըմպէսթ ած. Ճամարտակ, խրոխտ, խրոխտաբան, փքացեալ:

Bombilátion կամ Bombulátion պըմպիլէյշըն, պըմպիուլէյշըն գ. Բոմբիւն, հնչիւն, ձայն:

Bona róba պօնէ րօպէ գ. Բոզ, պոռնիկ:

Bonásus պօնէյսըս գ. Բոնոնոս:

Boncrétien պօնքրէթիէն գ. Տեսակ ինչ տանձի:

Bond պօնտ գ. Կապ, հանգոյց, կապանք, ոտնանք, շղթայք. յօդ, կապակցութիւն. բանտ, արգելան, կալանաւորութիւն. զօդ, շաղկապ, միաւորութիւն. ձեռագիր կամ ձեռնագիր պարտեաց, մուրհակ. պարտիք. իրաւունք, օրէնք:

Bond, ած. Կապեալ, կալանաւոր, գերի, ծառայ:

Bóndage պօնտէյճ գ. Բանտ, կապանք, կալանաւորութիւն, ստրկութիւն, ծառայութիւն. պարտիք:

Bóndmaid պօ՛նտմէյտ գ. Կին գերի, աղախին գերեալ։

Bóndman պօ՛նտմէն գ. Գերի, ստրուկ։

Bondsérvant պօնտսէ՛րվէնթ գ. Ստրուկ, գերի, ծառայ գերեալ։

Bondsérvice պօնտսէ՛րվիս գ. Ստրկութիւն, գերութիւն, ծառայութիւն։

Bóndslave պօ՛նտսլէյվ գ. Ստրուկ, գերի, մատնեալ 'ի գերութիւն։

Bóndsman պօ՛նտզմէն գ. Գերի, ստրուկ. երաշխաւոր, պարտապան վասն այլոյ։

Bóndswoman պօ՛նտզուումըն գ. Կին գերի։

Bone պօն գ. Ոսկր. ոսկր մալից. քուէ նարտի։ To be upon the bones, յարձակիլ, գլխել, հասանել 'ի վերայ։ To make no bones, չառնել ինչ փոյթ, անխափր լինել, ինչ ոչ խղճել։

To Bone, բ, ն. Անջատել զոսկրն 'ի մսոյ անտի։

Bónelace պօ՛նլէյս գ. Անկուածոյք, ասղնէգործք։

Bóneless պօ՛նլէս ած. Անոսկր։

To Bóneset պօ՛նսէթ բ, չ. Դնել 'ի տեղին զոսկրն խախտեալ, կամ կցել զոսկրն բեկեալ։

Bónesetter պօ՛նսէթթըր գ. Որ հաստատէ զոսկրն խախտեալ։

Bónfire պօ՛նֆայր գ. Կրակավառութիւն կամ ճրագալոյցք 'ի տօնս յաղթանակի կամ 'ի հասարակաց ուրախութեան։

Bóngrace պը՛նկրէս գ. Ապարօշ, ծածկոյթ կամ զարդ ճակատու։

Bónnet պօ՛ննիթ գ. Գլխարկ, խոյր, արտախուրակ, գլխանոց, գդակ. պատնէշ (ըստ զինուորական ճարտարապետութե)։
Bonnets, փոքրիկ առագաստք ինչ նաւու։

Bónnily պօ՛ննիլի ած. Գեղեցիկ, չքնաղ, կայտառ, զուարթ։

Bónniness պօ՛ննինէս գ. Գեղեցկութիւն, չքնաղութիւն, վայելչութիւն։

Bónny պօ՛ննի ած. Գեղեցիկ, ընտիր, չքնաղ. վայելուչ. կայտառ, զուարթ, զուարթադէմ։

Bonny-clábber պօննի-քլէ՛պպըր գ. Թթու չինճուկ կաթին։

Bónum magnum պօ՛նըմ մէկնըմ գ. Տեսակ ինչ շլորոյ։

Bóny պօ՛նի ած. Ոսկրաւոր, ոսկրոտ։

Bóoby պու՛պի գ. Ապուշ, թանձրամիտ, բթամիտ։

Book պուք գ. Գիրք, մատեան. մասն գրոց. տումար, հուշուէգիր, յիշատակագիր, արձանագրութիւն։ Without book, անգիր, 'ի բերան։

To Book, բ, ն. Անցուցանել 'ի գիր, արձանագրել։

Bóok-binder պու՛ք-պայնտըր գ. Գրակազմ, կազմարար։

Bóokful պու՛քֆուլ ած. Լի անօգուտ պանծանօք մատենագէտ հմտութեան։

Bóokish պու՛քիշ ած. Գրամոլ։

Bóokishness պու՛քիշնէս գ. Գրամոլութիւն։

Bóok-keeping պու՛ք-քիփին գ. Համարակալութիւն։

Bookléarned պուքլը՛րնէտ ած. Գրագէտ, ուսումնական, գրական։

Bookléarning պուքլը՛րնին գ. Գրագիտութիւն, ուսումն գրոց, գրականութի։

Bóokman պու՛քմէն գ. Այր հմուտ, ուսումնասէր, որ պարապի յուսումն գրոց։

Bóokmate պու՛քմէյթ գ. Ուսումնակից, աշակերտակից, դասակից։

Bóokseller պու՛քսէլլըր գ. Գրավաճառ։

Bóokworm պու՛քուըրմ գ. Ցեց կամ ուտիճ գրոց. գրամոլ, անհանճար ուսանող կամ ուսումնասէր։

Boom պում գ. Կայմն կամ առագաստակալ նաւու. ձող 'ի նշան խորութեան ծովու. գերան կամ կապանք 'ի բերան նաւահանգստի։

To Boom, բ, չ. Երագ ընթանալ առագաստօք բացելովք, առագաստալից ընթանալ, յարշաւակի գնալ։

Boon պուն գ. Խնդիր, շնորհք, պարգեւ, բարիք։

Boon, ած. Ուրախամիտ, խնդամիտ, ուրախ, զուարճ։

Boor պուր գ. Գեղջուկ, գիւղական, շինական, վայրենաբարոյ։

Bóorish պու՛րիշ ած. Գեղջկական, բիրտ, սոսկ, տմարդի, անհեթեթ։

Bóorishly պու՛րիշլի մ. Գեղջկօրէն. բրտութեամբ, շինականագոյն։

Bóorishness պու՛րիշնէս գ. Գեղջկութի, բրտութիւն, տմարդութիւն, վայրենութիւն։

Boose պուս գ. Գոմ եզանց։

To Boot պութ բ, ն. Օգուտ ընծայել, նպաստամատոյց լինել, լինել 'ի բարի, օգտել. բարիս առնել, պարգեւս տալ, Փոխարինել, մեծացուցանել։

Boot, գ. Օգուտ, շահ, ընծայ, պարգեւ, բարիք, փոխարէն, արդիւնք։ To boot, յաւելտ, առաւել եւս, աւելի քան, եւս քան զեւս, առաւելութե, բաց 'ի, թող զ։

Boot, գ. Կօշիկ։ Boot of a coach, միջոց ընդ մէջ կառավարի եւ կառացն, նստարան կառավարի։

To Boot, բ, ն. Ագանել կօշիկս։

Boot-hose պու՛թ-հօզ գ. Զանկապան կօշկի։

Boot-tree պո՛ւթ-թրի գ. Կաղապար կամ փայտ կօշկաց:

Boot-catcher պո՛ւթ-քէչըր գ. Որ հանէ զկօշիկս այլոց յիջևանին:

Bóoted պո՛ւթէտ ած. Կօշկաւոր, արկեալ յոտս զկօշիկս: [ղաւար:

Booth պուդհ գ. Խրճիթ, հիւղ, տաղաւար:

Bóotless պո՛ւթլէս ած. Անպիտան, անօգուտ, անօսի, զուր, վայրապար:

Bóoty պո՛ւթի գ. Աւար, աւարառութիւն, կապուտ, կողոպուտ, յափշտակութիւն: To play booty, խաբել, նենգել, պատրել, կորուսանել, գաւել:

Bopéep պօփի՛փ գ. To play bopeep, Ծածկել զդէս և դարձեալ բանալ՝ առ՚ի երկեցուցանել զողայս ընդ խաղ:

Bórable պո՛րէպլ ած. Ծակելի, զոր մարթ է ծակել:

Boráchio պորէ՛չօ գ. Տիկ գինւոյ, հարբուկ. արբշիռ, գինեմոլ, գինեհան:

Bórage պըր՚էճ գ. Եզնալեզու:

Bórax պո՛րէքս գ. Բորակ կամ բուրակ:

Bórdel պո՛րտէլ գ. Բոզանոց:

Bórder պո՛րտըր գ. Ծայր, եզր, սպառուած, շրթունք, շրջանակ. սահման, սահմանագլուխ. քղանց, ատրոտ կամ դրօշակ (հանդերձի). հողաբլուր ծաղկաղարդ շուրջ զպարտիզաւ:

To Bórder, բ, չ. Աւարտիլ, սահմանիլ, մօտչիլ 'ի, հուպ կամ սահմանագլուխ լինել:

To Bórder, բ, ն. Փապաւինել. աւարտել, սահմանել, հասանել 'ի:

Bórderer պո՛րտըրըր գ. Սահմանակից, մերձակայ, որ բնակէ 'ի սահմանագլուխս:

To Bórdrage պո՛րտրէճ բ, չ. Աւարել ըզսահմանագլուխս:

To Bore պօր բ, ն. Ծակել, ծակ բանալ կամ գործել գչրով. փորել, փապարել. ճեղքել, պատառել, բանալ:

To Bore, բ, չ. Ծակել, ծակ գործել. մըղել, վարել, ձգել:

Bore, գ. Ծակ, բերան, բացուած. գչիր:

Bore, Կատարեալ ժամանակ to Bear բայի:

Bóreal պո՛րիէլ ած. Հիւսիսային:

Bóreas պո՛րիէս գ. Հողմն հիւսիսոյ, հիւսիսային հողմն, փօաէաս:

Borée պըրի՛ գ. Ազգ ինչ պարու:

Bórer պո՛րըր գ. Որ ծակէ կամ բանայ զծակ, գչիր:

Born պօրն. Անցեալ ընդունելութիւն to Bear բայի: To be born, ծնանիլ:

Bórough պո՛րօ գ. Գիւղ, աւան:

Bórrel պո՛րրէլ գ. Գուզնաքեայ կամ անըշան ոք:

To Bórrow պո՛րրօ բ, ն. Յանձն առնուլ, փոխ առնուլ. խնդրել 'ի փոխ. առնուլ յայլմէ կամ զօտարին. 'ի կիր առնուլ զօտարին իբրև զիւր:

Bórrow, գ. Փոխ, իր՝ փոխ կամ յանձն առեալ:

Bórrower պո՛րրօըր գ. Փոխառու. որ առնու զօտարին կամ 'ի կիր առնու իբրև զիւր:

Bóscage պո՛սքէճ գ. Անտառ, մայրի, թաւուտ:

Bósky պո՛սքի ած. Անտառախիտ, անտառամոլ:

Bósom պո՛ւզըմ գ. Գիրկ, գոգ, ծոց, կուրծք, լանջք, սիրտ. օձիք կամ լանջք (զգեստոյ). խորշ, խորք. գութք սրտի, աղիք. ցանկութիւն, փափագ, յօժարութիւն, սէր: Bosom 'ի բարդութեան բառից նշանակէ զմտերմութիւն, զորօրինակ bosom-friend, սերտ, մտերիմ կամ ներքին բարեկամ:

To Bósom, բ, ն. Թագուցանել 'ի ծոցի կամ 'ի սրտի. ծածկել, թագուցանել, ժողովել:

Bóson պո՛սն գ. Է խանդարուծմն բառս Boatswain.

Boss պօս գ. Պալար, պալարաձև զարդ. գունտ. կոր, սապատ:

Bóssage պո՛սսէճ գ. Քար ցցուեալ արտաքս (ըստ ճարտարապետաց):

Bósvel պո՛զվէլ գ. Տեսակ ինչ հրանունկ ծաղկի:

Botánical կամ Bótanick պօթէ՛նիքէլ, պո՛թէնիք ած. Տնկաբանական, անկաբան:

Bótanist պո՛թէնիստ գ. Տնկաբան, անկագէտ:

Botanólogy պօթէնո՛լօճի գ. Տնկաբանութիւն:

Bótany պո՛թէնի գ. Տնկաբանութիւն, գիտութիւն անկոց և բուսոց:

Botch պօչ գ. Կեղ, պալար, վէրք. բիծ, արատ. կապերտ, կարկատ, մուրացածոյ, յաւելուած:

To Botch, բ, ն. Կարկատել, նորոգել. յօրինել, կարկել վերաւին. արատել, բծաւորել, ապականել:

Bótchy պո՛չի ած. Արատաւոր, բծաւոր, վերալից, ապականեալ:

Both պօթհ ած. Երկոքին եւ, երկաքանչիւր:

Both, չ. Եթէ ...եւեթէ, և...և, որպէս... նոյնպէս:

Bótryoid պո՛թրիօյտ ած. Ողկուզաձև:

Bots պօթս գ. (անեզական). Ճճիք 'ի փորոտիս երիվարաց:

Bóttle պո՛թթլ գ. Շիշ, սրուակ գինւոյ. խուրձ կամ բարդ խոտոյ:

To Bóttle, բ, ն. Ի շիշ կամ 'ի սրուակ արկանել:

Bóttleflower պօթթլֆլաուր գ. Մեղրուկ (ծաղիկ):

Bóttlescrew պօթթլսքրու գ. Խցահան (գործի):

Bóttom պօթթըմ գ. Յատակ. խորք, խորութիւն. հիմն, հաստատութիւն. ձոր, հովիտ. ներքին կամ ստորին մասն, ներքինք, գաղտնիք. չափ, սահման, եզր. վախճան, ելք. առիթ. յատակ նաւու, նաւ. գիրտ, մրուր. վտանգ, փորձ. անցք, վիճակ. կծիկ:

To Bóttom, բ, ն. Հիմն դնել, հիմնարկել, շինել կամ հաստատել 'ի վերայ, հիմնել, խարսխել. կծկել, պատատել, փաթութել: [կալ, հիմնիլ:

To Bóttom, բ, չ. Հաստատիլ, հիմնեալ

Bóttomed պօթթըմտ ած. Յատակաւոր, որ ունի զյատակ: Flat-bottomed, հարթայատակ:

Bóttomless պօթթըմլէս ած. Անյատակ, անդնդային, անդնդախոր:

Bóttomry պօթթըմրի գ. Փոխատուութիւն կամ դաշնադրութիւն ինչ 'ի մէջ նաւավարի և վաճառականի:

Bóuchet պօուշէթ գ. Տեսակ ինչ տանձի:

Boud պաուտ գ. Եռեւիլ, մնինայ, որդն, ճճի:

To Bouge պուճ բ, չ. Ուռնուլ, այտնուլ:

Bough պաու գ. Ոստ, բարունակ, շառաւիղ:

Bought պօթ. Կատարեալ և անցեալ ժամանակ to Buy բայի:

Bought, գ. Հիւսք, հիւսուած, հանգոյց, կապ. ծունր, ծունկ. կորութիւն:

Boúillon պուիլլըն գ. Արգանակ:

Bóulder walls պօլտըր ուօլզ գ. Որմն գայլախազեայ (ըստ ճարտարապետաց):

To Bóunce պաունս բ, չ. Անկանիլ, կործանիլ գլորմամբ, ուժգին ընդհարկանիլ, թնդալ. տրոփել, ընդոստնուլ, կայթել. բաղխել, հարկանել ուժգնակի, ցնցել. մեծաբանել, խրոխտալ, սպառնալ:

Bóunce, գ. Բաղխումն կամ հարուած ուժգին. թնդիւն, բոմբիւն. ընդոստումն, տրոփումն. մեծաբանութիւն, խրոխտումն, սպառնալիք:

Bóuncer պաունսըր գ. Մեծաբան, խրոխտապանծ, խրոխտաբան:

Bóund պաունտ գ. Սահման, եզր, չափ, կոպար. ընդոստումն, ոստումն. ընկրկումն, նհանջումն յետս:

To Bóund, բ, ն. Սահմանել, որոշել սահման կամ չափ դնել, ամփոփել, ամփոփել, չափաւորել:

To Bóund, բ, չ. Ոստնուլ, ոստոստել, ընդոստնուլ, կայթել. ընկրկիլ, յետս նահանջել:

To Bóund, բ, ն. Ընդոստուցանել կամ ցնցել:

Bóund,. Անցեալ ընդունելութիւն to Bind կրաւորական բայի:

Bóund, ած. Պէտ եղեալ, կարգեալ:

Bóundary պաունտէրի գ. Սահման, կարգ, չափ, կոպար, եզր:

Bóunden պաունտըն. Անցեալ ընդունելութիւն to Bind կրաւորական բայի:

Bóunding-stone կամ Bóund-stone պաունտինկ-ըսթօն, պաունտ-ըսթօն գ. Քար կանգնեալ վասն խաղոյ կամ սահմանի:

Bóundless պաունտլէս ած. Անսահման, անչափ, անթիւ, անբաւ, անհուն, անեզր, անվախճան, անպարագիր:

Bóundlessness պաունտլէսնէս գ. Անչափութիւն, անբաւութիւն:

Bóunteous պաունթիըս ած. Բարերար, մարդասէր, առատ, առատաձեռն, բազմաբաշխ, պարգեւատու, բազմազեղ:

Bóunteously պաունթիըսլի մ. Մարդասիրապէս, առատապէս, առատ մարդասիրութեամբ, բազմազեղ բարերարութեամբ:

Bóunteousness պաունթիըսնէս գ. Բարերարութիւն, մարդասիրութիւն, առատութիւն, բարութիւն, առատաձեռնութիւն:

Bóuntiful պաունթիֆուլ ած. Բազմազեղ, առատ, առատաձեռն, բարերար, մարդասէր, շնորհաբաշխ:

Bóuntifully պաունթիֆուլլի մ. Առատութեամբ, առատապէս, լիաձեռն, առատաձեռն:

Bóuntifulness պաունթիֆուլնէս գ. Առատութիւն, լիութիւն, զեղումն, առատաձեռնութիւն, մարդասիրութիւն:

Bóuntihead կամ Bóuntihood պաունթիհէտ, պաունթիհուտ գ. Բարութիւն, բարեւլաւութիւն, ազնուութիւն, առաքինութիւն:

Bóunty պաունթի գ. Բարութիւն, լաւութիւն, բարերարութիւն, մարդասիրութիւն, առատաձեռնութիւն, պարգեւք, շնորհք, բարիք:

To Bóurgeon պըրճըն բ, չ. Ընձիւղել, բողբոջիլ, շառաւիղել, բուսանիլ:

Bourn պօրն գ. Սահման, եզր, սահմանագլուխ. վտակ, առու. ուղխ, հեղեղ, հեղեղատ:

To Bouse պուզ բ, չ. Ըմպել գինի առատիկ, գինեհարբիլ, արբենալ:

Bóusy պուզի ած. Արբեալ, գինեշլից:

Bout պաութ գ. Անգամ, նուագ, գարձ. փորձ. հարուած, զարկուած:

Bóutefeu պա՛ութֆիու գ. Հրդեհարկու, խռովարար։ [ձառ։

Bóutisale պա՛ութիսէլ գ. Դիւրագին վա_

Bóuts-rimes պա՛ութը-րայմզ գ. Վերջին վանկք բառից ոտից ոտանաւորաց։

To Bow պա՛ու բ, ն. Թեքել, կորացուցանել, լարել. կրկնել, խոնարհեցուցանել. ձնշել, նուաճել, բեկուցանել։

To Bow, բ, չ. Թեքիլ, կորանալ. ծունր կրկնել կամ խոնարհեցուցանել, 'ի ծունր կամ 'ի գուձս անկանել, մեծարել. բեկանել, խոնարհիլ, ընկձիլ։

Bow, գ. Ծունր կրկնումն, ծնրադրութիւն, յօրդութիւն, խոնարհութիւն։

Bow պօ գ. Աղեղն. աղեղն երկնից, ծխածան. աղեղնաւորութեան. հանգոյց, կապ. լուծ։ Bow of a ship, գլուխ կամ առաջակողմն նաւին։

Bow-bent պօ-պէնթ ած. Կորաքամակ, կորացեալ։

Bow-hand պօ-հէնտ գ. Ձեռն նետաձիգ, ձեռն՝ որ քարշէ կամ լարէ զաղեղն։

Bow-legged պօ-լէկտ ած. Որ ունի թիւր կամ կորացեալ սրունս։

To Bówel պա՛ուէլ բ, ն. Հանել զփորոտիս կամ զընդերս։

Bówels պա՛ուէլզ գ. Աղիք, փորոտի, ընդերք. գութ, գորով, գթութիւն. սիրտ, խորշ, ներքինք։

Bówer պա՛ուըր գ. Սարփինայ, ձողաբարձ, հովանոց տերեւազարդ կամ ոստալից։

Bówer, գ. Խարխիս նաւու։

To Bówer, բ, ն. Փակել, դնել 'ի ներքս, ամթերել։

Bówery պա՛ուըրի ած. Լի սարփինայիւք կամ տերեւազարդ հովանոցօք։

Bowl պօլ գ. Թաս, բաժակ, ըմպանակ, թակոյկ, տաշտ, դաշխուրան. խորութիւն, խորափիք. կոնք կամ տաշտ շատրուանաց։

Bowl, գ. Գնդակ, գունտ։

To Bowl, բ, ն. Գնդակ խաղալ. մղել կամ գլորել զգնդակս։

Bówlder-stones պօլտըր-ստօնզ գ. Ողորկ կամ բոլորակ քարինք։

Bówler պօլըր գ. Գնդակախաղ, որ գնդակի խաղայ։

Bówline պօ՛ուլին գ. Պարան կամ առաւանդակ (բառ նաւաստեաց)։

Bówling-green պօ՛լին-կրին գ. Գալարավայր 'ի պէտս գնդակախաղութեան։

Bówman պօ՛մէն գ. Աղեղնաւոր, նետաձիգ։

Bówsprit պօ՛սփրիթ գ. Տես Boltsprit.

To Bówssen պա՛ուսըն բ, ն. Թրջել, թանալ։

Bówstring պօ՛սթրին գ. Լար աղեղան։

Bówyer պօ՛յըր գ. Աղեղնաւոր. աղեղնաշէն, աղեղնագործ, աղեղնավաճառ։

Box պօքս գ. Տօսախ։

Box, գ. Տուփ, տփիկ. արկղ փոքրիկ, տասպանակ. կայան տփկնայց 'ի թատրոնի։

To Box, բ, ն. Դնել կամ արկանել 'ի տուփ։

Box, գ. Կռուփ, բռնցի հարուած, ապտակ։

To Box, բ, ն. Կռփել, կռուփս հանել, բռնցի հարկանել, ապտակել, ապտակս հանել։

Bóxen պօ՛քսն ած. Շինեալ 'ի տօսախէ, տօսախեայ. իբրեւ զտօսախ։

Bóxer պօ՛քսըր գ. Բռնամարտիկ, որ բռնցի հարկանէ։

Boy պօյ գ. Արու մանուկ կամ տղայ. պատանի, պատանեակ. տղայամիտ կամ անհանձար։

To Boy, բ, չ. Վարիլ իբրեւ զտղայ, լինել մանկաբար։ [ղայութիւն։

Bóyhood պօ՛յհուտ գ. Մանկութիւն, տղ_

Bóyish պօ՛յիշ ած. Մանկական, տղայական. խաղալիկ, սնոտի։

Bóyishly պօ՛յիշլի մ. Մանկաբար, տղայաբար. սնոտիք։

Bóyishness պօ՛յիշնէս գ. Մանկաբարոյութիւն, տղայաբարոյութիւն. մանկական խաղալիք, սնոտիք։

Bóyism պօ՛յիզմ գ. Մանկական խաղալիք, սնոտիք, մանկաբարոյութիւն։

Brábble պրէ՛պըլ գ. Վէճ, կագ, կռիւ, աղաղակ։

To Brábble, բ, չ. Վիճել, կագել, կռուիլ, հակառակիլ։

Brábbler պրէ՛պլըր գ. Վիճաբան, կռուող, կռուարար։

To Brace պրէյս բ, ն. Կապել, պնդել. պրկել, ձգտել, սեղմել, կաշկանդել։

Brace, գ. Կապ, գօտի. պահանգ. փոկք կառաց. փականիչ (բառ տպագրողաց). զրահ, հանդերձանք զինուց. ձգտումն, պնդութիւն։

Brace, գ. Զոյգ, ամոլք, լուծք, երկու։

Brácelet պրէ՛յսլէթ գ. Ապարանջանք. բազպան զինուորաց։

Brácer պրէ՛յսըր գ. Գօտի, կապ միջաց։

Brach պրէչ գ. Շուն որսորդ, բարակ։

Bráchial պրէ՛քիէլ ած. Բազկի, բազկաց։

Brachy'graphy պրէքիկրէֆի գ. Համառօտագրութիւն։

Brack պրէք գ. Կտոր, հատուած, մասն։

Brácket պրէ՛քէթ գ. Գերանակալ, մոյթ։

Bráckish պրէ՛քիշ ած. Աղի, աղտաղտին, դառն։

Bráckishness պրէ՛քիշնէս գ. Աղութիւն, դառնութիւն։

Brad պրէտ գ. Բևեռ անգլուխ։

To Brag պրէկ բ, չ. Պարծիլ, պանծալ, մեծաբանել, խրոխտալ, պերճանալ, մեծամեծս բարբառիլ։

Brag, գ. Պարծանք, մեծաբանութիւն, խրոխտաբանութիւն։

Braggadócio պրէկկէտօ՛շիօ գ. Մեծաբան, խրոխտաբան, սնապարծ։

Brággart պրէ՛կկէրթ ած. Սնոտիապանծ, սէգ, խրոխտ։

Brággart, գ. Սնապարծ, խրոխտաբան, մեծաբան։

Brágger պրէ՛կկըր գ. Խրոխտաբան, սնապարծ, մեծաբան։

Brágless պրէ՛կլէս ած. Անպարծ, առանց սնապարծութեան և մեծաբանութեան։

Brágly պրէ՛կլի մ. Պանծալի իմն օրինակաւ, գեղեցիկ իմն։

To Braid պրէյտ բ, ն. Հիւսել, կապել 'ի միասին, անկանել։

Braid, գ. Հիւսք, հիւսուած, ոլորուած։

Braid, ած. Պատիր, խաբեբայ, լի խաբէութեամբ։

Brails պրէյլզ գ. Չուանք առագաստից նաւու։

Brain պրէյն գ. Ուղեղ. խելք, միտք, ուշ, հանճար, դատումն։

To Brain, բ, ն. Թափել զուղեղն։

Bráinish պրէ՛յնիշ ած. Խելագար, յիմար, կատաղի, անհնարին։

Bráinless պրէ՛յնլէս ած. Անմիտ, յիմար, անիմաստ, անհանճար, իմաստազիրկ, խորհրդակորոյս, զուրկ յիմաստից։

Bráin-pan պրէ՛յն-փէն գ. Ակաւառակ գլխոյ, գագաթն, խելապատակ։

Bráinsick պրէ՛յնսիք ած. Խելագար, յիմար, անմիտ, խօթամիտ։

Bráinsickly պրէ՛յնսիքլի մ. Խելագարութեամբ, անմտաբար, անհանճարաբար։

Bráinsickness պրէ՛յնսիքնէս գ. Խելագարութիւն, անմտութիւն, յիմարութիւն, խօթամտութիւն, անհանճարութիւն։

Brake պրէյք. Կատարեալ ժամանակ To Break բայի։

Brake, գ. Տունկ անտառային, թուփ, մացառ։

Brake, գ. Ուռն կտաւոյ. մեղեխ ջրհանի նաւու. տաշտ խմորոյ հացագործաց։

Bráky պրէ՛յքի ած. Փշոտ, փշալից, մացառոտ, դժնդակ, առապար։

Brámble պրէ՛մպըլ գ. Մորենի. թուփ փշալից։

Brámbling պրէ՛մպլին գ. Թռչուն ինչ փոքրիկ։

Bran պրէն գ. Թեփ ալեր։

Branch պրէնչ գ. Ոստ, ոստեղն, ճիւղ, շառաւիղ, բարունակ. մասն, անդամ, հատուած, բաժանումն, գլուխ. բազուկ, առասք (գետոց). շառաւիղ զարմի, զաւակ, տոհմ, սերունդ, ստեղունք (եղջերուաց կամ ճրագարանաց)։

To Branch, բ, չ. Ոստս արձակել, ըստեղնել, շառաւիղել. բաժանիլ, տրոհիլ 'ի մասունս, բաժանիլ 'ի բազում առաջս. յօրինել ճառ ընդարձակ, խօսիլ 'ի բազում գլուխս բանից. ունել ստեղունս եղջերաց։

To Branch, բ, ն. Բաժանել 'ի բազում առաջս կամ գլուխս. նկարակերտել, ծաղկեայ յօրինել։

Bráncher պրէ՛նչըր գ. Որ շառաւիղէ կամ ոստս արձակէ. բազէ նորաթուխ։

Bránchiness պրէ՛նչինէս գ. Ստեղնիլն, լինելն ոստալից կամ աճունաճիւղ։

Bránchless պրէ՛նչլէս ած. Անստեղն, անշառաւիղ. մերկ, տերևաթափ, անպտուղ, անօգուտ, սնոտի։

Bránchy պրէ՛նչի ած. Ոստալից, աճունաճիւղ, բազմաստեղնեան, բազմոստեան։

Brand պրէնտ գ. Խանձող, փայտ կիսայրեաց. սուր, սուսեր. շանթ, կայծակն. շանթ, խարան, դրոշմ. արատ, կեղտ։

To Brand, բ, ն. Շանթիւ կամ խարանաւ դրոշմել. կեղտ անուն 'ի վերայ դնել, վատահամբաւ առնել, բամբասել, չարախօսել։

Brándgoose պրէ՛նտկուս գ. Սագ վայրի։

To Brándish պրէ՛նտիշ բ, ն. Շողացուցանել (զսուր), ճօճել (զնիզակ). խաղալ, ցուցանել։

Brándling պրէ՛նտլին գ. Որդն ինչ կամ ճճի։

Brándy պրէ՛նտի գ. Օղի, ցքի (հանեալ 'ի գինւոյ)։

Brángle պրէ՛նկըլ գ. Վէճ, կագ, կռիւ, հակառակութիւն։

To Brángle, բ, չ. Վիճել, կագել, կռուիլ, հակառակել։

Branck պրէնք գ. Ազգ ինչ ցորենոյ։

Bránny պրէ՛ննի ած. Թեփաւեալ, թեփանման։

Brásier պրէ՛յժըր գ. Պղնձագործ. կրակարան։

Brásil կամ Brázil պրէ՛զիլ գ. Փայտ ինչ ամերիկեան 'ի պէտս ներկոյ։

Brass պրասս կամ պրէս գ. Պղինձ. լրբութիւն, անամօթութիւն։ Yellow brass, արոյր, պղինձ ծխեալ կամ փայլուն։

Brássiness պրէ՛սսինէս գ. Գոյն կամ նմանութիւն պղնձոյ։

Brássy պրէսսի ած. Պղնձի. պղնձանման. պղնձակուռ. լիրբ, անամօթ:

Brast պրէսթ ած. Խորտակեալ, փշրեալ:

Brat պրէթ գ. Մանուկ, մանկաբարոյ, տղայամիտ. սերունդ, ծնունդ, ծագումն, զաւակ, տոհմ, ազգ:

Bravádo պրէվէյտօ գ. Պարծանք սնոտի, մեծաբանութիւն, խրոխտաբանութիւն, սպառնալիք:

Brave պրէյվ ած. Քաջասիրտ, արիասիրտ, քաջ, արի, աներկիւղ, անվեհեր. վեհ, վսեմ. գեղեցիկ, չքնաղ, նազելի. մեծաշուք, շքեղ, հոյակապ. ազնիւ, գերազանց, գովելի. ճարտար, ներհուն:

Brave, գ. Խօլ, յախուռն, սնապարծ, սէգ. խրոխտանք, յոխորտանք, խիզախումն:

To **Brave,** բ, ն. Խիզախել, յոխորտալ, խրոխտալ, դիմագրաւել. կշտամբել, պերճանալ, մեծաբանել, սպառնալ, անգոսնել, արհամարհել. ձայն տալ, յառաջ կոչել, գրգռել:

Brávely պրէյվլի մ. Քաջաբար, արիաբար. գեղեցիկ իմն, շքեղաբար:

Brávery պրէյվըրի գ. Քաջութիւն, արիութիւն, քաջասրտութիւն. վեհանձնութիւն, վսեմութիւն, ազնուութիւն, քաջատոհմութիւն, ազնուաբարոյութիւն. շուք, մեծութիւն, շքեղութիւն, փառք, պարծանք. ցոյց, սնապարծութիւն, մեծաբանութիւն. խրոխտումն, խիզախումն, սպառնալիք:

Brávo պրա՛վօ գ. Սիկարեան, մարդախոշոշ:

Bravo! մ. Ազնիւ, կեցցես:

To **Brawl** պրօլ բ, չ. Կագել, վիճել, աղաղակել. մեծաձայն գոչել կամ բարբառել. հնչել, ձայն արձակել:

Brawl, գ. Կագ, վէճ, կռիւ, հակառակութիւն, աղաղակ, շառախօսութիւն, բարբանջանք:

Bráwler պրօլըր գ. Վիճող, վիճաբան, հակառակող, աղաղակող:

Brawn պրօն գ. Մսալից կամ մկանուտ մասն մարմնոյ, թամբ. բազուկ. թանձրամսութիւն, պարարտութիւն, գիրութիւն, ստուարութիւն. միս կամ ճարպ խոզի, խոզենի, խոզ:

Bráwner պրօնըր գ. Խոզ զենեալ:

Bráwniness պրօնինէս գ. Թանձրամսութիւն, գիրութիւն, թանձրութի՛ւն, ստուարութիւն, ուժգնութիւն:

Bráwny պրօնի ած. Մսալից, պարարտ, գէր, թանձրամիս, մսոտ, յաղթանդամ, յոյր, անձնեայ, հուժկու, հաստաբազուկ:

To **Bray** պրէյ բ, ն. Լեսուլ, լոսել, մանրել, փշրել, խորտակել:

To **Bray,** բ, չ. Զանչալ, խառնաձայն հնչել:

Bray, գ. Զանչալն իշոյ. խառնաձայն կամ դժոխալուր հնչիւն:

Bráyer պրէյըր գ. Որ զանչայ իբրև զէշ. Թիակ կամ խառնիչ թանաքի (տպագրութեան):

To **Braze** պրէյզ բ, ն. Պղնձապատ յօրինել կամ ամրացուցանել. յանամօթութիւն կամ 'ի լրբութիւն կրթել:

Brázen պրէյզն ած. Պղնձի. պղնձագոյն. լիրբ, անամօթ, անպատկառ, լրբենի, ժըպիրհ, ապառում:

To **Brázen,** բ, չ. Լրբիլ, անամօթանալ, ապառումն պատասխանել, յանդգնիլ:

Brázenface պրէյզնֆէյս գ. Անամօթ կամ անպատկառ ոք:

Brázen faced պրէյզն ֆէյսթ ած. Լիրբ, անամօթ, անպատկառ, ապառում, ժըպիրհ:

Brázenness պրէյզննէս գ. Գոյն կամ նըմանութիւն պղնձոյ. լրբութիւն, ժպըրհութիւն, անամօթութիւն:

Brázier պրէյժըր. Տես Brasier.

Breach պրիչ գ. Ճեղքուած, պատառուած. խրամ, խրամատ. օրինազանցութիւն, պատուիրանազանցութիւն, երդմնազանցութիւն, ուխտադրժութի՛ւն. խընդիր, կագ, կռիւ, հակառակութիւն, թշնամութիւն, հերձուած, վնաս:

Bread պրէտ գ. Հաց. կերակուր. պարէն, ուտեստ, դարման կենաց:

Bread-chipper պրէտ-չիփփըր գ. Ծառայ կամ սպասաւոր հացագործի:

Bread-corn պրէտ-քօրն գ. Ցորեան հացի:

Breadth պրէտթհ գ. Լայնութիւն, չափ լայնութեան, ընդարձակութիւն, տարածութիւն:

Break պրէյք գ. Պատառուած, ճեղքուած. հանդիստ, դադարումն. դատարկ կամ անգիր տող: Break of day, այգ, առաւօտ, լուսանալ առաւօտու:

To **Break,** բ, ն. Բեկանել, խորտակել, խլել. փշրել, մանրել. պայթուցանել. բանալ, պատառել, ճեղքել, հերձուլ, խըրամատել. բաժանել, անջատել. կործանել, տապաստ արկանել. նկուն առնել, ընկճել, նուաճել, սրտաբեկ առնել. հնազանդեցուցանել. անկանիլ 'ի սնանկութի՛, կորուսանել զինչս. անկանիլ յիշխանութենէ. դրժել, ստել, զանցանել. խափանել, արգելուլ, ունել. հատանել, կտրել, բառնալ. թողուլ, լքանել, բաժանիլ, անջատիլ, հերձանիլ. լուծանել, քակել. նո-

բոգել· սկսանիլ։ To break the back, *բեկանել կամ խորտակել զողն, քամակաբեկ առնել· մնասել, տալ կորուսանել*։ To break a deer, *հատանել կամ բաժանել զայծեամն 'ի սեղանի*։ To break fast, *լուծանել զծոմն, առնել նախաճաշիկ*։ To break ground, *խրամ հատանել, փոս հատանել· փորել, բրել*։ To break the heart, *Թափել զոգիս, աշխատ առնել, նեղել*։ To break the neck, *խորտակել զպարանոցն կամ զուլն*։ To break off, *արգելուլ, խափանել· հատանել, բառնալ*։ To break up, *Թողուլ, վախճանել, արձակել, լուծանել· բառնալ, ճեղքել, հերձանել· բաժանել, ցրուել, անջատել*։ To break upon the wheel, *անուով խորտակել կամ ջարդել զոսկերս մահապարտաց*։ To break wind, *փուք արձակել*։

To Break, բ. չ. *Բեկանիլ, պայթիլ· ճեղքիլ, պատառիլ· խորտակիլ· ծագիլ, ելանել· հոսիլ, Թափիլ· սկսանիլ· ձայն տալ, գոչել, աղաղակել· անանկանալ· նուաղիլ, Թուլանալ, պակասիլ· բղխել· յառնել, խաղալ, գիմել, անկանիլ 'ի վերայ· յայտնել զմիտս, խորհիլ 'ի միասին· անջատիլ, մեկնիլ, հեռանալ, անկանիլ· փղձկիլ, լուծանիլ· հալիլ· կործանիլ· խառնիլ, մխիլ· զեղուլ, զեղանիլ· ճանապարհ հատանել կամ բանալ*։ To break from, *ճողոպրիլ, ելանել արտաքս բանութեամբ· մեկնիլ, բաժանիլ*։ To break in, *մտանել 'ի ներքս յանկարծակի, յարձակիլ*։ To break loose, *արձակիլ 'ի կապանաց, զերծանիլ 'ի գերուԹենէ*։ To break off, *գադարել կամ դիպյ առնուլ յանկարծակի*։ To break off from, *մեկնիլ, հեռանալ, 'ի բաց կալ կամ տեղի տալ բանութեամբ*։ To break out, *յառնել, ելանել, 'ի վեր ելանել յանկարծակի, բորբոքիլ, վառիլ· բղխել, ցայտել, հոսել· պատկանիլ, զեղծանիլ, տալ զանձն յանառակութիւն*։ To break up, *գադարիլ, վերջանալ, վախճան առնուլ· փարատիլ, կործանիլ, տեղի տալ, լուծանիլ· դադարիլ, պարապիլ, շաբաԹանալ, հանգչիլ*։ To break with, *քակել զբարեկամուԹիւնն, Թշնամանալ*։

Bréaker պրէյքըր գ. *Խորտակիչ, որ բեկանէ կամ լուծանէ· ալիք խորտակեալ 'ի բաղխմանէ*։ [*ռակուր*։

Bréakfast պրէքֆէսթ գ. *Նախաճաշիկ, կե*

To Bréakfast, բ, չ. *Լուծանել զծոմն, առնել զնախաճաշիկ*։

Bréakneck պրէյքնէք գ. *Գահավէժ անկումն, կործանումն, վտանգ*։

Bréakpromise պրէյքփրօմիս գ. *Որ ոչ պահէ զխոստումն իւր, ուխտազանց, ուխտադրուժ, դրժող*։

Bream պրիմ գ. *Ձուկն ինչ*։

Breast պրէսթ գ. *Կուրծք, լանջք· ծոց կամ սանիք կանանց· միտք, խորհուրդ, սիրտ*։

To Breast, բ, ն. *Ճակատիլ, դէմ յանդիման լինել, կալ 'ի հանդիպոյ, դիմակալել*։

Bréastbone պրէսթպօն գ. *Ոսկր լանջաց*։

Bréasthigh պրէսթհայ ած. *Մինչև ցլանջսն, լանջօք չափ*։

Bréasthooks պրէսթհուքս գ. *Փայտ ինչ նաւու*։

Bréastknot պրէսթնօթ գ. *Հանգոյց ժապաւինի 'ի վերայ լանջաց կանանց*։

Bréastplate պրէսթփլէյթ գ. *Լանջապանակ, զրահ*։

Bréastplough պրէսթփլաու գ. *Լանջարօր (գործի ինչ գիւղական)*։

Bréastwork պրէսթուըրք գ. *Պատկ կամըրջաց, և այլն*։

Breath պրէթհ գ. *Շունչ· հեք· կեանք· շնչառութիւն· հանգիստ, դուլ, դադարումն· հեղիկ հողմ, սիւգ· քԹԹել ական, վայրկեան, րոպէ*։

To Breathe պրիտհ բ, չ. *Շնչել, առնուլ զշունչ· կեալ, ապրիլ· շունչ կամ ոգի առնուլ, հանգչիլ· փչել կամ հանել զհոգի, ուանդել զոգի, մեռանիլ*։

To Breathe, բ, ն. *Շնչել կամ ձգել զոգփչել· հոսել, բղխել, հանել արտաքս· առխոյժ կամ կենդանի առնել, տալ շարժումն կամ կենդանութիւն, ազդել· հնչել, հարկանել (նուագարան փչելի)· արտաշնչել, բուրել· հառաչել, հանել հառաչանս*։ To breathe a vein, *երակ հատանել*։

Bréather պրիտհըր գ. *Որ շնչէ, որ ունի շունչ, կենդանի, շնչաւոր· որ հառաչէ կամ ըղձայ· որ տայ շունչ կամ կենդանութիւն, կենդանատու*։

Bréathing պրիտհինկ գ. *Հառաչումն, հառաչանք, հեծութիւն· շնչամուտ*։

Bréathless պրէթհլէս ած. *Անշունչ, շնչասպառ· մեռեալ, անշնչացեալ, անկենդան*։

Bred պրէտ. *Անցեալ ընդունելութիւն* to Breed *կրաւորական բայի*։

Brede պրիտ գ. *Տես* Braid.

Breech պրիչ գ. *Յետոյք, երաստան· անդրավարտիք, վարտիք· տոն հրացանին· յետակողմն*։

To Breech, բ, ն. *Զգեցուցանել անդրավարտիս*։

Bréeches պրիչիզ գ. *Անդրավարտիք, վարտիք*։ To wear the breeches, *կրել զանդրավարտիս· (եԹէ առի զկանանց, նըշանակէ՝ տիրել 'ի վերայ առն, սպրճանալ քան զայր)*։

To Breed պրիյտ բ, ն. Ծնանիլ, ծնուցանել. բուսուցանել, յառաջ ածել, արտադրել. պտտձտել, ածել. նիւթել, հնարել, մեքենայել. տալ զծնունդ, լինել ատեղի ծննդեան կամ աճման. սնուցանել, դաստիարակել, կրթել, մարզել. հոգալ, խնամ ունել. առաջնորդել, ուղղել:

To Breed, բ, չ. Յղի լինել. աճիլ, բազմանալ. ծնանիլ, արտադրիլ, բուսանիլ. սերիլ:

Breed, գ. Ազգ, տեսակ. սերունդ, զարմ, տոհմ. երամակ. ծնունդ բազմածին, բազմութիւն ձագուց կամ ծննդոց միանգամայն:

Bréedbate պրիյտպէյտ գ. Որ յարուցանէ վէճ, կռուարար, հակառակասէր, խռովայոյզ:

Bréeder պրիյտըր գ. Ծնող, պատճառ, մայր, յառաջբերող, առիթ. ծննդական, ծննդաբեր. որ աճեցուցանէ կամ ունի զերամակ կենդանեաց:

Bréeding պրիյտին գ. Մանկածութիւն, դաստիարակութիւն, կրթութիւն. քաղաքավարութիւն, վայելուչ կենցաղ. սնունդ:

Breeze պրիյզ գ. Բոռեղ, գուեխ:

Breeze, գ. Հեզիկ հողմ, սիգ քաղցրաշունչ, սիւգ:

Bréezy պրիյզի ած. Հողմահարեալ քաղցրաշունչ օդով:

Breme պրիմ ած. Խիստ, դժնդակ, դառնաշունչ:

Brent պրէնթ ած. Այրեցեալ, կիզեալ, տոչորեալ:

Bret պրէթ գ. Տեսակ վահանաձկան:

Bréthren պրէթհրէն գ. Յոգնական բառիս Brother.

Bréviary պրիվիէրի գ. Համառօտութի, համառօտ բովանդակութիւն. Ժամագիրք Լատինացւոց:

Bréviat պրիվիէթ գ. Համառօտութիւն, համառօտ բովանդակութիւն, ծաղկաքաղ հաւաքումն:

Bréviature պրիվիէչիուր գ. Համառօտութիւն:

Brévier պրիվիըր գ. Տեսակ ինչ գրոց (ըստ տպագրողաց):

Brévity պրէվիթի գ. Համառօտութիւն, կարճութիւն, սղութիւն, համառօտաբանութիւն:

To Brew պրու բ, ն. Եփել կամ յօրինել գարեջուր. հանդերձել, խառնել, պատրաստել, յօրինել. նիւթել, հնարել, խորամանկել:

To Brew, բ, չ. Եփել գարեջուր, վարել զպաշտօն կամ զարհեստ յօրինողի ըզգարեջուր:

Brew, գ. Եփումն կամ յօրինուած գարեջրոյ, եղանակ եփելոյ զգարեջուր. գարեջուր եփեալ:

Bréwage պրուէյճ գ. Խառնելիք, խառնուրդ կամ հանդերձանք ըմպելեաց:

Bréwer պրուըր գ. Որ եփէ կամ յօրինէ զգարեջուր:

Bréwhouse պրուհաուս գ. Տուն գարեջրոյ, տեղի յօրինելոյ զգարեջուր:

Bréwing պրուին գ. Քանակութիւն գարեջրոյ յօրինեալ 'ի միում նուագի, յօրինուած գարեջրոյ, գարեջուր յօրինեալ:

Bréwis պրուիս գ. Հաց թրջեալ յարգանակի:

Bribe պրայպ գ. Կաշառ, կաշառանք:

To Bribe, բ, ն. Կաշառել, կաշառաբեկ կամ կաշառակուրծ առնել:

Bríber պրայպըր գ. Կաշառող, կաշառատու, որ կաշառաբեկ առնէ:

Bríbery պրայպըրի գ. Կաշառանք, կաշառաբեկութիւն, կաշառակրծութի, կաշառաձգութիւն:

Brick պրիք գ. Աղիւս, կղմինտր. նկանակ ինչ հացի:

To Brick, բ, ն. Յատակել կամ ծածկել կղմինտրք:

Bríckbat պրիքպէթ գ. Հատոր կամ կոտորակ կղմինտր:

Bríckclay պրիքքլէյ գ. Կաւ աղիւսոյ կամ կղմինտր:

Bríckdust պրիքտըսթ գ. Փոշի կղմինտր:

Bríck-kiln պրիք-քիլ գ. Փուռն կղմինտր:

Brícklayer պրիքլէյըր գ. Որմնադիր, որմնածու կղմինտրք:

Bríckmaker պրիքմէյքըր գ. Ճնող կըղմինտր, աղիւսարկու:

Brídal պրայտէլ ած. Հարսանեաց, հարսնութեան, փեսայութեան:

Brídal, գ. Հարսանիք, խնջոյք հարսանեաց, որ հարսնութեան կամ փեսայութեան:

Bride պրայտ գ. Հարսն, նորահարսն:

Brídebed պրայտպէտ գ. Առագաստ հարսանեաց:

Brídecake պրայտքէյք գ. Նօթ կամ բլիթ հարսանեաց:

Brídegroom պրայտկրում գ. Փեսայ, փեսայ նորապսակ:

Brídemen *կամ* Brídemaids պրայտմէն, պրայտմէյտզ գ. Մանկունք առագաստի, փեսաւէրք, հրաւիրակք 'ի հարսանիս:

Brídestake պրայտսթէյք գ. Ցիցք հարսանեաց (շուրջ զորովք պարեն 'ի հարսանիս):

Brídewell պրայտուէլ գ. Տուն ինչ խրատու անզգամաց 'ի Լոնդոն:

Bridge պրիճ գ. Կամուրջ. սապատ կամ ցցուեալ ոսկր ընչաց. մոյթ լարից նուագարանաց:

To Bridge, բ. ն. Կամուրջ արկանել:

Brídle պրայտլ գ. Երասանակ, սանձ. ուղղութիւն, կառավարութիւն:

To Brídle, բ, ն. Երասանակ արկանել, սանձել, վարել երասանակաւ, սանձ արկանել. ուղղել, կառավարել, ճնշել, նուաճել:

To Brídle, բ, չ. Գոռոզանալ, սիգալ, գլուխ ամբառնալ:

Brídlehand պրայտլհէնտ գ. Երասանակաց ձեռն:

Brief պրիֆ ած. Հակիրճ, կարճ, համառօտ, սուղ, համառօտաբան, կարճ'ի կարճոյ. նեղ, անձուկ:

Brief, գ. Համառօտ գրուած, տոմսակ, քարտէզ, տումար. կոնդակ, թուղթ. համառօտութիւն, համառօտ բովանդակութիւն. հրամանագիր, հրովարտակ:

Bríefly պրիֆլի մ. Կարճ 'ի կարճոյ, համառօտ, սուղ բանիւ:

Bríefness պրիֆնէս գ. Կարճութիւն, համառօտութիւն, սղութիւն:

Bríer պրայըր գ. Թուփ փշալից:

Bríery պրայըրի ած. Փշալից, փշոտ:

Brígade պրիկէյտ գ. Գունդ, վաշտ:

Brigadíer general պրիկէտիր ճէնէրէլ գ. Զօրապետ գնդի, գնդապետ:

Brígand պրիկէնտ գ. Հուղկահար, աւազակ, գող:

Brígandine կամ Brigantíne պրիկէնտայն, պրիկէնթայն գ. Նաւ ինչ թեթեւընթաց. զրահ կամ պահպանակ երկաթի:

Bright պրայտ ած. Պայծառ, լուսաւոր, լուսափայլ, շողշողուն, փայլուն, փողփողուն. զուտ, վճիտ, ջինջ. յայտնի, քաջայայտ. գեղեցիկ, չքնաղ. ներկուռ, վարժ, հմուտ, սրամիտ, բազմահանճար, հնարագիտ. երեւելի, ականաւոր, հռչակաւոր:

To Brighten պրայտն բ, ն. Պայծառացուցանել, լուսաւորել, լուսաւոր առնել, լուսաւոր լինել. ուրախ առնել, զուարթացուցանել. չքնաղացուցանել, փայլեցուցանել, երեւելի առնել. սրամիտ առնել, նրբացուցանել:

To Brighten, բ, չ. Պայծառանալ, լուսաւորիլ, փայլել:

Brightly պրայտլի մ. Պայծառ, լուսափայլ, ճառագայթարձակ, չքեղ:

Brightness պրայտնէս գ. Պայծառութի, լուսափայլութիւն, փայլիւն, լոյս, ճառագայթ, փողփողումն. սրութիւն մտաց, նրբամտութիւն. պարզութիւն, քաջայայտութիւն:

Brílliancy պրիլյէնսի գ. Լուսափայլութիւն, պայծառութիւն:

Brílliant պրիլյէնտ ած. Պայծառափայլ, լուսափայլ, ճառագայթարձակ, լուսաճաճանչ, փայլուն, շողշողուն:

Brílliant, գ. Ադամանդ բազմանկիւնի:

Brílliantness պրիլյէնտնէս գ. Պայծառութիւն, լուսափայլութիւն, շողշողիւն, փայլումն:

Brim պրիմ գ. Ծայր, շրթունք, թեւեզր, ափն:

To Brim, բ, ն. Լնուլ թաթաղուն կամ զեղուն:

To Brim, բ, չ. Լինել թաթաղուն զեղուն, զեղուլ, յորդել. ունել զթեւս կամ զշրթունս:

Brímful պրիմֆուլ ած. Թաթաղուն, զեղուն, լի, յորդեալ, յորդ:

Brímfulness պրիմֆուլնէս գ. Լիութիւն, յորդութիւն, զեղումն:

Brímmer պրիմմըր գ. Բաժակ լի, ըմպանակ թաթաղուն զեղուն:

Brímstone պրիմսթօն գ. Ծծումբ:

Brímstony պրիմսթօնի ած. Ծծմբային, ծծմբալից:

Brínded պրինտէտ ած. Խայտաբղէտ, բազմապիսակ:

Bríndle պրինտլ գ. Խայտաբղէտութիւն, պիսակ:

Bríndled պրինտըլտ ած. Խայտաբղէտ, խայտաճամուկ:

Brine պրայն գ. Աղջուր, աղաջուր. աղտաղտին ջուր ծովու, ծով. աղի արտօսր, դառն արտասուք:

Brínepit պրայնփիտ գ. Ջրհոր աղալից կամ աղի ջրոյ:

To Bring պրինկ բ, ն. Բերել, ածել, տանել. յառաջ բերել. վերածել, կոչել. ձգել, տանել ընդ իւր. յուշ ածել կամ բերել. տալ. հաւանեցուցանել. դնել. արկանել. մուծանել 'ի ներքս. ձգել, յանկուցանել: To bring about, կատարել, լնուլ, 'ի գործ դնել, առնել: To bring forth, ծնանիլ. յառաջ բերել: To bring in, վերածել, հասուցանել, դնել, արկանել. շահ կամ օգուտ բերել. մուծանել, մուծանել'ի ներքս: To bring off, ազատել, զերծուցանել, ճողոպրել. դարձուցանել, շրջել: To bring on, բանադատել, 'ի նեղ արկանել, հարկ դնել 'ի վերայ. հաւանեցուցանել, արկանել 'ի վերայ: To bring over, դարձուցանել, շրջել, ձգել, որսալ: To bring out, յառաջ բերել, ընծայել, ցուցանել, առաջի առնել: To bring under, 'ի ներքոյ արկանել, հնազանդեցուցանել, նուաճել: To bring up, դաստիարակել, մարզել, վարժել, կըր-

թել. մուծանել 'ի կրթութիւն կամ 'ի սովորութիւն հասարակաց. յառաջ վարել, տալ յառաջադէմ լինել: [ածէ:

Brínger պրի՛նըր գ. Բերող, որ բերէ կամ

Bringer up պրի՛նըր ըփ գ. Մանկածու, մանկավարժ, դաստիարակ, դայեակ:

Brínish պրա՛յնիշ ած. Աղի, աղաաղախն:

Brínishness պրա՛յնիշնէս գ. Աղիութիւն, դառնութիւն:

Brink պրինք գ. Ծայր, շրթունք, շրջանակ, սպառուած. եզր, ափն. ժայռ, նեպացեալ վայր, դահավէժ տեղի, վախք, դահ, դար, դահաւանդ:

Bríny պրա՛յնի ած. Աղի, աղաաղախն, դառնահամ, դառն:

Brisk պրիսք ած. Աշխոյժ, կայտառ, ուրախ, զուարթ, առոյգ. ուժգին, զօրաւոր, զօրեղ, ոգելից. վառ, փայլուն, կենդանի. արագ:

To Brisk up, բ, չ. Խայտալ, ելանել ընդառաջ կամ յառաջ մատչիլ զուարթադէմ, կայտառել, թինդս առնուլ:

Brísket պրի՛սքէթ գ. Լանջք անասնոց:

Brískly պրի՛սքլի մ. Աշխուժութեամբ, զուարթադէմ, արիաբար, քաջաբար, ուժգին, թինդս առեալ:

Brískness պրի՛սքնէս գ. Աշխուժութիւն, արագութն, շութափութիւն, աշխոյժք, քաջութիւն, ուժգնութիւն. զուարթութիւն, կայտառութիւն, կենդանութիւն, առոյգութիւն:

Brístle պրի՛սըլ գ. Ստեւ խոզի:

To Brístle, բ, չ. Փսամնիլ, դիզանալ հերաց, սոսկալ:

To Brístle, բ, ն. Ցցուել զհերս, կատաղիլ, եղջիւր ամբառնալ. կցել զմազ խոզի ընդ ասղանւոյ (ըստ կօշկակարաց):

Brístly պրի՛սլի ած. Ստեւալից, ստեւաբոյս, թաւաստև:

Brístol-stone պրի՛սթօլսթօն գ. Պրիստոլեան քար:

Brit պրիթ գ. Ձուկն ինչ:

Bríttle պրի՛թթըլ ած. Բեկանուտ, դիւրաբեկ, եղծական, անցաւոր:

Bríttleness պրի՛թթըլնէս գ. Դիւրաբեկութիւն. ակարութիւն, անհաստատութիւն:

Brize պրայզ գ. Պիծակ, բողլինջ, ձիաստաց:

Broach պրօչ գ. Շամփուր:

To Broach, բ, ն. Իշամփուր հարկանել, շամփրել. բանալ զծակ կամ զկացանս տակառն. բանալ զշտեմարան կամ զմթերս. բղխել, հոսել. սփռել, սերմանել, տարածել, հռչակել, քարոզել:

Bróacher պրօ՛չըր գ. Շամփուր. հեղինակ, դասակ, գլուխ, առաջնորդ:

Broad պրօտ ած. Լայն, ընդարձակ, մեծ, լայնատարր, ընդարձակատարր, լայնարձակ, լայնատարած, ընդարձակաձեւ. բաց, պայծառ, լուսաւոր. բիրտ, գեղջուկ, սոպս, ամօրդի. վաւաշ, դարշ, զազիր, աղտեղի. համարձակ, լիրբ, անամօթ, յանդուգն:

Broad cloth պրօտ քլօթհ գ. Չուխայ ինչ նուրբ և լայնաչափ:

To Bróaden պրօ՛տն բ, չ. Լայնիլ, ընդարձակիլ, տարածիլ:

Bróadly պրօ՛տլի մ. Լայնաբար, ընդարձակաբար, ընդարձակ:

Bróadness պրօ՛տնէս գ. Լայնութն, ընդարձակութիւն. դարշութիւն, աղտեղութիւն, զազրութիւն. գեղջկութիւն:

Bróadside պրօ՛տսայտ գ. Կող կամ կողմն նաւուն. արձակումն թնդանօթից 'ի միոյ կողմանէ նաւուն: [նաբերան:

Bróadsword պրօ՛տսօրտ գ. Սուսեր լայ-

Bróadwise պրօ՛տուայզ մ. Ըստ լայնութեան, ընդ լայն:

Brocáde պրօքէ՛յտ գ. Ճամկաւոր կամ ոսկեճամուկ դիպակ, զառնաւուխտ:

Brocáded պրօքէ՛յտէտ ած. Զգեցեալ ճամկաւոր կամ զառնաւուխտ. ճամկաւոր, ոսկեճամուկ, դիպակեայ, ոսկեհուռն:

Brócage պրօ՛քէճ գ. Վարձ միջնորդի վաճառման. վարձ անկրաւութեան. արհեստ հնավաճառի, հնավաճառութիւն:

Bróccoli պրօ՛քքօլի գ. Տեսակ ինչ կաղամբի:

Brock պրօք գ. Չորքոտանի ինչ ագեղ, կոչի և Badger.

Brócket պրօ՛քէթ գ. Մատաղ եղջերու:

Brogue պրօկ գ. Սանդալ. խաղտալեզու բարբառ, լեզու աղաւաղեալ:

To Bróider պրօ՛յտըր բ, ն. Ասղանագործել, նկարակերպել:

Bróidery պրօ՛յտըրի գ. Գործած ասղնէնկար, գործ նկարակերպ:

Broil պրօյլ գ. Աղմուկ, ամբոխ, շփոթ, խռովութիւն, հակառակութիւն, կագ, կռիւ:

To Broil, բ, ն. Եփել 'ի վերայ կասկարայի կամ կայծականց հրոյ:

To Broil, բ, չ. Ջեռնուլ, ջերմանալ, տապանալ:

To Broke պրօք բ, չ. Միջնորդ լինել վաճառման. տուրեւառիկ լինել 'ի ձեռն միջնորդի:

Bróken պրօ՛քն. Անցեալ ընդունելութիւն to Break բայի:

Bróken-hearted պրօ՛քն-հարթէտ ած. Բեկեալ սրտիւ, սրտաբեկ, վհատեալ, ահաբեկ:

Brókenly պրօքընլի մ. Ընդհատ, ընդհատութեամբ, ոչ ամբողջ, թերի, ոչ ըստ կարգի:

Bróker պրօքըր գ. Միջնորդ վաճառման, վաճառաւորկու. հնավաճառ. կաւատ:

Brókerage պրօքըրէճ գ. Վարձ միջնորդի վաճառման: Տես Brocage.

Brónchocele պրօնքօսիլ գ. Խոյլք որկորոյ:

Brónchial կամ Brónchick պրօնքիըլ, պրօնքիք ած. Որկորոյ կամ խռչափողոյ:

Bronchótomy պրօնքօթօմի գ. Որկորահատութիւն:

Brond պրօնտ գ. Սուր, սուսեր: Տես Brand.

Bronze պրօնզ գ. Պղինձ խառնեալ. պատկեր կամ արձան պղնձի:

Brooch պրուչ գ. Զարդ ականակապ, գոհար, ակն պատուական:

To Brooch, բ, ն. Զարդարել ականք պատուականօք:

To Brood պրուտ բ, չ. Թխսել, ածել զձուս. ժողովել զձագս ընդ թեւովք, սփռել, տարածել զթեւս. կալ տարակուսեալ, հոգալ, ջանալ, հնարել. ածել, խնամել, սնուցանել, հասուցանել:

To Brood, բ, ն. Տածել, հոգալ, խնամել:

Brood, գ. Ծնունդ, զարմ, զաւակ. ազգ, սերունդ, առհմ. սեռակ, սերմն. թուխս մի թռչնոց կամ բազմութիւն ծննդոց միանգամայն. թխսումն:

Bróody պրուտի ած. Որ ածէ զձուս կամ կամի թխսել, տածողական, տածող, թխամայր:

Brook պրուք գ. Առու, վտակ, ուղխ, հեղեղատ:

To Brook, բ, ն. Տանել, ժուժել, համբերել, հանդուրժել:

To Brook, բ, չ. Տանել, համբերել, հանդուրժել:

Bróom պրում գ. Ցախ, թուփ ինչ. աւել:

Bróomland պրումլէնտ գ. Ցախաբեր երկիր կամ դաշտ:

Bróomstaff պրումսթէֆ գ. Մեղեխ կամ ձող աւելի:

Bróomy պրումի ած. Ցախալից, թփուտ:

Broth պրօթհ գ. Արգանակ:

Bróthel կամ Bróthelhouse պրօթհէլ, պրօթհէլհաուս գ. Պոռնկոց, բոզանոց:

Bróther պրըթհըր գ. Եղբայր, հարազատ. ընկեր. համակրօն կամ համարուեստ:

Brótherhood պրըթհըրհուտ գ. Եղբայրութիւն, հարազատութիւն. ընկերութիւն, եղբայրակցութիւն, միաբանութիւն:

Brótherly պրըթհըրլի ած. Եղբայրական, հարազատ, միաբան:

Brótherly, մ. Եղբայրաբար, հարազատաբար, միաբան սրտիւ:

Brought պրօթ. Անցեալ ընդունելութեան to Bring բայի:

Brow պրաու գ. Յօնք. ճակատ. երեսք, դէմք, կերպարանք. ծայր, ծագ, գլուխ, գագաթն:

To Brow, բ, ն. Սահման դնել, աւարտել, 'ի ծայրն հասանել, յանգել:

To Brówbeat պրաուպիթ բ, ն. Կնճռել զճակատն, խեթիւ կամ խոժոռ գլխօք հայել, ահօք աչաց կամ ընդ ակամբ ահարկել:

Brówbound պրաուպաունտ ած. Թագիւ պսակեալ, թագազարդ, թագապսակ, որ ունի թագ կամ պսակ 'ի գլուխ իւր:

Brówsich պրաուսիք ած. Ակնկորեալ, կորագլուխ, տխուր, թախծագին:

Brówn պրաուն ած. Թուխ, սեաւ:

Brównbill պրաունպիլ գ. Զէնք ինչ նախնի Անգղիացւոց:

Brównness պրաուննէս գ. Թխութիւն, սեւութիւն:

Brównstudy պրաունսթըտի գ. Խորին կամ տխրագին խորհուրդք:

To Brówse պրաուզ բ, ն. Ուտել զտերեւս ծառոց կամ զթուփս, ճարակել:

To Browse, բ, չ. Ճարակիլ, ուտել զտերեւս ծառոց, խոտաճարակ լինել, կեալ խոտաբուտ կենօք:

Browse, գ. Տերեւք ծառոց 'ի կերակուր անասնոց, բոյսք, խոտ, դալարի:

Brúise պրուզ գ. Ջախջախանք, բեկումն, խորտակումն, փշրումն:

To Bruise, բ, ն. Ջախջախել, բեկանել, խորտակել, մանրել, փշրել, ճմլել, տրորել, ծեծել, մալել:

Brúisewort պրուզուըրթ գ. Խոտ ինչ բժշկական:

Bruit պրութ գ. Ձայն, աղաղակ, գոչիւն, համբաւ, լուր:

To Bruit, բ, ն. Հնչել արտաքոյ, աղաղակ հարկանել, գոչել, գուժել:

Brúmal պրումըլ ած. Ձմեռնային, ձմերային:

Brunétt պրունէթ գ. Կին սակաւ մի թուխ:

Brunt պրընթ գ. Հարուած, բաղխիւն, յարձակումն, բախութիւն. արկածք, աղէտք, թշուառութիւն:

Brush պրըշ գ. Խոզանակ կամ աւել ըզգեստուց. վրձին կամ գրիչ նկարչաց. հարուած, բաղխիւն, խեթկումն, բախութիւն, յարձակումն:

To Brush, բ, ն. Աւել ածել կամ մաքրել խոզանակաւ. հարկանել, բաղխել սաստկութեամբ, ցնցել, թօթափել. նկարել կամ ներկել վրձնաւ:

To Brush, բ, չ. Արագ շարժիլ, շատ․ ալիլ, խուճապիլ. արագ անցանել, քերել առ :

Brúsher պրըշըր գ. Որ առնէ ածէ կամ մաքրէ խոզանակաւ :

Brúshwood պրըշուուտ գ. Մացառք, թըփուտք, թուփք, խուխք :

Brúshy պրըշի ած. Խիտ, նման խոզանակի կամ սանտրի խոզի, սաւաքոյս :

To Brustle պրըսըլ բ, չ. Ճառաչել, շաչել, հնչել :

Brútal պրուտըլ ած. Անասնական, գազանական. վայրագ, անգութ, անողորմ :

Brutálity պրուտէլիթի գ. Գազանութիւն, վայրագութիւն, անգթութիւն :

To Brútalize պրուտըլայզ բ, չ. Գազանանալ, վայրենանալ :

To Brútalize, բ, ն. Գազանացուցանել, վայրենացուցանել :

Brútally պրուտըլլի մ. Գազանաբար, անգթութեամբ, անասնօրէն :

Brute պրուտ ած. Անբան, անասուն, անզգայ, անխմաստ. վայրագ, վայրենի, գազան. գազանական, անասնական, անբանական. բիրտ, սոսկ, տմարդի :

Brute, գ. Անբան կենդանի, անասուն, գազան, կենդանի :

Brúteness պրուտնէս գ. Անբանութիւն, գազանութիւն, վայրագութիւն :

To Brútify պրուտիֆայ բ, ն. Անասնացուցանել, անբանացուցանել, գազանացուցանել, վայրենացուցանել :

Brútish պրուտիշ ած. Գազանական, անբանական, անասնական. վայրագ, վայրենի. մարմնամոլ, վաւաշ, խենէշ. անխմաստ, բիրտ, սոսկ, տմարդի :

Brútishly պրուտիշլի մ. Անբանաբար, անասնօրէն, գազանաբար, յիմարաբար :

Brútishness պրուտիշնէս գ. Անբանութիւն, գազանութիւն, վայրագութիւն :

Bry'ony պրայօնի գ. Տունկ որթանման :

Bub պըպ գ. Ոգելից գարեջուր :

Búbble պըպըլ գ. Պղպջակ. ունայնք, նանրութիւն, անպիտան ինչ. պատրանք, խաբէութիւն, տեսիլ առ երեւոյթ. խաբեալ, պատրեալ, յիմար, անմիտ :

To Búbble, բ, չ. Պղպջակել, պղպջել, քաջ եռալ. խոխոջել, կարկաջել, կարկաջատ հոսել :

To Búbble, բ, ն. Խաբել, պատրել :

Búbbler պըպլըր գ. Խաբեբայ, պատրող, նենգաժէտ, նենգաւոր :

Búbby պըպի գ. Ստինք կանանց :

Búbo պիուպօ գ. Պալար երանաց :

Bubonocéle պիուպօնօսիլ գ. Ազգ ինչ աղէթափութեան :

Bucaniers պըքէնիրզ գ. Հէնք Ամերիկոյ :

Buck պըք գ. Նոխազ. այծեամն :

Buck, գ. Մոխրաջուր, լուացումն մոխրաջրով. հանդերձք լուացեալ մոխրաջրով :

To Buck, բ, ն. Լուանալ մոխրաջրով :

To Buck, բ, չ. Զուգիլ կամ խառնիլ կենդանեաց :

Búckbasket պըքպէսքէթ գ. Կողով կամ սակառի զգեստուց լուանալեաց :

Búckbean պըքպին գ. Տեսակ ինչ առուոյտ խոտոյ :

Búcket պըքէթ գ. Դոյլ. ջրմուղ կամ ջըրհան գործի 'ի չինուցանել զհուր :

Búckle պըքքըլ գ. Ճարմանդ, աղխ. խոպոպք հերաց, վարսք կուածոյք :

To Búckle, բ, ն. Աղխել, արկանել աղխ կամ ճարմանդ, պնդել. պնդել զմէջս, պատրաստել կամ տալ զանձն. ճակատիլ 'ի պատերազմ, 'ի գլուխ հարկանիլ. աւարտել, սահմանել. խոպոպել զհերս, գանգրել զվարս :

To Búckle, բ, չ. Լարել, պնդել, ձըգտել : To buckle to, ձգտեցուցանել զմիտս, ուշ դնել, մտադիր լինել : To buckle with, 'ի գլուխ հարկանիլ, բաղխիլ ընդ միմեանս :

Búckler պըքլըր գ. Վահան, ասպար :

To Búckler, բ, ն. Պաշտպանել, պաշտպանել, հովանի լինել :

Búckmast պըքմէսթ գ. Կաղին հացի ծառոյ :

Búckram պըքրըմ գ. Ազգ ինչ կտաւոյ :

Búckshorn պըքսհօրն գ. Ազգ ցորենոյ :

Búckthorn պըքթհօրն գ. Յակրի. գժնիկ :

Bucólick պիուքօլիք ած. Տաւարածական, հովուական կամ հովուաբանական :

Bud պըտ գ. Պտկունք ծաղկանց, կոկոն, ընձիւղ, բողբոջ, շառաւիղ :

To Bud, բ, չ. Պտկիլ, ընձիւղել, բողբոջել, շառաւիղել. փթթիլ, ծաղկիլ, աճիլ :

To Bud, բ, ն. Պատուաստել :

To Budge պըճ բ, չ. Շարժիլ 'ի տեղւոյն, փոխել զտեղին, խլրտել :

Budge, ած. Խիստ, ժանտ, դժնդակ, դժնեայ :

Budge, գ. Մորթ կամ կաշի գառին :

Búdger պըճըր գ. Խլրտող, շարժող :

Búdget պըճէթ գ. Պայուսակ, ազգ ինչ մախաղի կամ պարկի. պաշար, մթերք :

Buff պըֆ գ. Կաշի գոմշոյ կամ ցլու. զըրահ 'ի կաշւոյ ցլու :

To Buff, բ, ն. Հարկանել, բաղխել :

Búffalo պըֆֆէլօ գ. Գոմէշ, բուբողոն, ցուլ վայրի :

Búffet պըֆֆիթ գ. Ապտակ :

To Búffet, բ, ն. Ապտակ ածել, հարկանել :

To Búffet, բ, չ. Խաղալ։
Buffét պըֆֆէթ գ. Պատուհան կամ դարան խահից և սպասուց սեղանոյ։
Búffeter պըֆֆէթըր գ. Որ ապտակ ածէ, կամ բռնցի հարկանէ։
Búffle պըֆֆլ գ. Տես Buffalo.
To Búffle, բ, չ. Անկանիլ 'ի հոգս, տատանիլ։
Búffleheaded պըֆֆըլհէտէտ ած. Ցլագլուխ, դրաստամիտ, ապուշ. թանձրամիտ, անմիտ։
Buffóon պըֆֆուն գ. Միմոս, կատակախօս, խեղկատակ, ծաղրածու։
Buffóonery պըֆֆունըրի գ. Միմոսութիւն, խեղկատակութիւն, ծաղրածութիւն, ծաղրաբանութիւն։
Bug պըկ գ. Մլուկն։
Bug կամ Búgbear պըկ, պըկպէր գ. Ցնորք, խօլական երևոյթք, ահարկու կամ առ աչօք տեսիլ, երկիւղ մնալի։
Búgginess պըկկինէս գ. Լիութիւն կամ բազմութիւն մլկանց։
Búggy պըկկի ած. Լի մլկամբք։
Búgle կամ Búglehorn պիւկլ, պիւկլհօրն գ. Եղջերափող որսորդաց։
Búgle պիւկլ գ. Հատ կամ գնտակիկ սեաւ և փայլուն ապակւոյ։
Búgle, գ. Խոտ ինչ։
Búgloss պիւկլօս գ. Եզնալեզու։
To Build պիլտ բ, ն. Շինել, կերտել, կանգնել, կառուցանել, կազմել, հիմնել, ճարտարապետել։
To Build, բ. չ. Հիմնիլ, հաստատիլ, կախեալ կալ, կալ 'ի վերայ, ապաւինիլ, յուսալ։
Búilder պիլտըր գ. Շինող, ճարտարապետ։
Búilding պիլտին գ. Շինուած, շինութիւն, կերտուած, կազմութիւն, կառուցումն, տուն, բնակութիւն. ճարտարապետութիւն։
Built պիլթ գ. Ձև, օրինակ, և կամ գաղափար շինուածոյն։
Bulb պըլպ գ. Սոխ, կոճղեղ. գունդ կամ բիբ աչաց։
Bulbáceous պըլպէյշըս ած. Տ. Bulbous.
Búlbous պըլպըս ած. Սոխային, սոխաբեր։
To Bulge պըլճ բ, չ. Ջուր 'ի ներքս ընդունել, մտանել ջրոյ 'ի նաւն, ընկղմիլ, ուռչիլ. ցցուիլ կամ ելանել արտաքս շինուածոյ։
Búlimy պիւլիմի գ. Շնքաղց (քաղց անհնարին պատճառեալ 'ի հիւանդութենէ)։
Bulk պըլք գ. Ստուարութիւն, մեծութիւն, հաստութիւն, թանձրութիւն. զանգուած, քանակութիւն, մարմին, կոճղ. իրուն. ամբոխ, բազմութիւն. առաւելագոյն մասն. հաստատութիւն, հիմն, ամրութիւն շինուածոյն. բեռն, ծանրութիւն։
Bulk, գ. Մասն շինուածոյ ցցուեալ արտաքս։
Búlkhead պըլքհէտ գ. Խորշք նաւու։
Búlkiness պըլքինէս գ. Մեծութիւն կամ թանձրութիւն մարմնոյ, զանգուած, քանակութիւն։
Búlky պըլքի ած. Մեծամարմին, թանձր, ստուար. ձոյլ, միապաղաղ, ծանրակշիռ. յոյր, յաղթանդամ։
Bull պուլ գ. Ցուլ. ցուլ (համաստեղութիւն). կոնդակ Պապին. անտեղութիւն կամ վրիպակ 'ի բանս։
Bull, Ի բարդութիւնս նշանակէ զայնութիւն կամ զհաստութիւն։
Bull-baiting պուլպէյթին գ. Ցլամարտութիւն։
Bull-beggar պուլպէկկըր գ. Խրտուիլակ յահարկութիւն մանկանց։
Bull-dog պուլտօկ գ. Ցլաշուն։
Bull-head պուլհէտ գ. Ցլագլուխ, դրաստամիտ, ապուշ, թանձրամիտ. ձուկն ինչ մեծագլուխ։
Bull-weed պուլուիտ գ. Տերեփուկ։
Bull-wort պուլուըրթ գ. Խոտ ինչ։
Búllace պուլլէս գ. Վայրի շլոր։
Búllet պուլլէթ գ. Գնտակ հրացանի կամ թնդանօթի։
Búllion պուլլիըն գ. Ձոյլ արծաթոյ կամ ոսկւոյ։
Bullítion պըլլիշըն գ. Եռանդն, եռացումն։
Búllock պուլլըք գ. Մատաղ ցուլ կամ եզն, զուարակ։
Búlly պուլլի գ. Խրոխտապանծ, մնապարծ ընդ քաջութիւնս անձին, յոխորտ։
To Búlly, բ, ն. Յոխորտալ, խրոխտալ, սպառնալ, պերճանալ։
Búlrush պուլրըշ գ. Կնիւն, պրտու։
Búlwark պուլուըրք գ. Մարտկոց, պատուար, պատնէշ. պարիսպ, ամրութիւն, պաշտպանութիւն, ապաւինութիւն։
To Búlwark, բ, ն. Մարտկոց կամ պատնէշ կանգնել, ամրացուցանել պատուարաւ, պարսպել։
Bum պըմ գ. Երաստան, յետոյք։
Bumbáiliff պըմպէյլիֆ գ. Կալանաւորակապ։
Bump պըմփ գ. Ուռոյցք, այտուց։
To Bump, բ, ն. Ապաղակել, կարկաջել, ձայն արձակել։
Búmper պըմփըր գ. Բաժակ շրթնալից, թաթաղուն, լեցուն։

Búmpkin պըմփքին գ. Գեղջուկ, անմիտ, շինական:

Búmpkinly պըմփքինլի մբ. Գեղջուկ, շինական, բիրտ, անտաշ:

Bunch պընչ գ. Սապատ ողնի. գունտ, գնտակ. ողկոյզ. փունջ. խուրձ, արջակ. ուռ, ծունր:

To Bunch, բ, չ. Ուռնուլ, այտնուլ, գնտանալ, կորանալ:

Bunchbácked պընչպէքթ մբ. Սապատողն, կորաքամակ:

Búnchy պընչի մբ. Որ ունի գէսս կամ ցցունս սապաձևաւս:

Búndle պընտլ գ. Ծրար, պատատ, բեռն. խուրձ, արջակ:

To Búndle, բ, ն. Կապել 'ի փունջս կամ 'ի խրձունս, կապել 'ի միասին. պատատել, կապել զբեռն:

Bung պընկ գ. Խցիք կարասոյ:

To Bung, բ, ն. Խնուլ, խցանել, խիցս արկանել: [բասոյ:

Búnghole պընկհօլ գ. Ծակ և խցանք կա-

To Búngle պընկլ բ, չ. Ստնել'ի հարևանցի. եղծանել, ապականել, աղճատել:

To Búngle, բ, ն. Գործել վեր 'ի վերոյ կամ շատապաւ, աղճատել, եղծանել:

Búngle, գ. Վրիպումն, վրիպակ, սխալանք, թերութիւն, անարուեստութիւն:

Búngler պընկլըր գ. Վրիպագործ, անարուեստ, ագէտ, անհմտաճար:

Búnglingly պընկլինկլի մ. Անհեթեթս, շինականապէս, ագիտաբար, անմտաբար, անհմտաճարաբար:

Bunn պըն գ. Բոկեղ ինչ:

Bunt պընթ գ. Խորշ, խորութիւն, գոգ, ուռուցեալ մասն:

To Bunt, բ, ն. Ուռուցանել, ընուլ:

Búnter պընթըր գ. Կին հնահաւաք. կին խառնակեցիկ կամ անամօթ:

Búnting պընթին գ. Թռչուն ինչ քաղցրախօս:

Buoy պուօյ գ. Խարսխանիշ (փայտ կամ այլ ինչ կապեալ ընդ խարիսխ նաւու, որ կացեալ յերեսս ջրոյն ցուցանէ զտեղի խարսխին):

To Buoy, բ, ն. Ի վեր ունել, ամբառնալ. թեթևանք լինել, պաշտպան կալ պաշտպանել:

To Buoy, բ, չ. Կալ 'ի վերայ ջրոյ, լողալ զերեսօք ջրոյ:

Buóyancy պուօյընսի գ. Թեթևութիւն, կալն կամ մնալն 'ի վերայ ջրոյ:

Búoyant պուօյընթ մբ. Թեթև, լողական, մնացեալ յերեսս ջրոյ:

Bur պըր գ. Խոտ ինչ՝ որոյ փուշք կառչին ի հանդերձս:

Búrbot պըրպըթ գ. Ձուկն ինչ բազմափուշ:

Búrdelais պըրտըլէյ գ. Տեսակ ինչ խաղողոյ:

Búrden պըրտըն գ. Բեռն, բեռն վաճառաց. ծանրութիւն, նեղութիւն. յղութիւն, ծնունդ. դարձ (երգոց):

To Búrden, բ, ն. Բեռն դնել, բառնալ բեռինս 'ի վերայ, ծանրաբեռնել:

Búrdener պըրտընըր գ. Որ բառնայ բեռն 'ի վերայ. հարստահարող:

Burdenous պըրտընըս մբ. Ծանրաբեռն, գժուարակիր, ծանր, գժուարին 'ի բառնալ:

Búrdensome պըրտընսըմ մբ. Ծանր, դըժուարակիր, անտանելի, գժնդակ:

Búrdensomeness պըրտընսըմնէս գ. Ծանրութիւն, ծանրաբեռնութիւն, գժուարութիւն 'ի բառնալ կամ 'ի կրել:

Burdock պըրտաք գ. Խոտ լայնատերև և փշալից:

Bureaú պիւրօ գ. Գզրոց և սեղանատախտակ քարտուղարաց կամ գրչաց. գիւան:

Burg պըրկ գ. Տես Burrow.

Búrgage պըրկէյճ գ. Արուարձան, արձակավայր, բայատ:

Búrgamot պըրկըմաթ գ. Տեսակ ինչ տանձի:

Búrganet կամ Búrgonet պըրկընէթ գ. Սաղ ինչ սաղաւարտի:

Burgeóis պըրճօյզ գ. Քաղաքացի, բնակիչ արուարձանի:

Búrgess պըրճէս գ. Քաղաքացի. ազնուական:

Burgh պըրկ գ. Արուարձան. աւան, գիւղաքաղաք:

Búrgher պըրկըր գ. Քաղաքացի, բնակիչ արուարձանի:

Búrghership պըրկըրշիփ գ. Քաղաքացութիւն, իրաւունք քաղաքացւոյ:

Búrglary պըրկլըրի գ. Գողութիւն 'ի տան 'ի գիշերի:

Búrgomaster պըրկօմաստըր գ. Քաղաքապետ, շինապետ:

Búrial պէրրիէլ գ. Թաղումն, դնելն 'ի գերեզմանի. ծածկելն ընդ հողով կամ ընդ ջրով. հանդէս թաղման, յուղարկաւորութիւն մեռելոյ, պաշտօն նշխեցելոց:

Búrier պէրրիըր գ. Մեռելաթաղ:

Búrine պիւրին գ. Երկաթի գրիչ քանդակագործաց:

Búrlace պըրլէյս գ. Տես Burdelais.

To Burl պըրլ բ, ն. Թափել կամ ազնուականացուցանել զկտաւս:

Burlésque պըրլէսք գ. Կատակաբանութիւն, զուարճախօսութիւն, կատակ, ծաղր:

Burlésque, ած. Ծաղրական, ծիծաղաշարժ, զուարճախօս:

To Burlésque, բ, ն. Ծաղր կամ խաղ առնել, ծիծաղելի առնել կամ կացուցանել:

Búrliness պը՛րլինէս գ. Ստուարութիւն, մեծութիւն. ուռուցումն:

Búrly պը՛րլի ած. Ստուար, մեծամարմին, վիթխարի, յաղթանդամ. ուռուցեալ, փքացեալ:

To Burn պըրն բ, ն. Այրել, կիզուլ, հրդեհել, բոցբոքել, տոչորել, բոցակիզել. վառել, լուցանել. ծախել, մաշել. տաղել, դրոշմել խարանաւ. խամրել, չորացուցանել. ողջակիզել:

To Burn, բ, չ. Վառիլ, բոցբոքիլ, տոչորիլ. փայլատակել, ցոլանալ. այրիլ, կիզուլ, հրդեհիլ, բոցակէզ լինել:

Burn, գ. Այրումն, կիզումն, այրած:

Búrner պը՛րնըր գ. Որ այրէ կամ կիզու, այրեցող, կիզանող:

Búrnet պը՛րնիթ գ. Խոտ մի:

Búrning պը՛րնինկ գ. Հուր, բոց, հրդեհ, այրումն, կիզումն, տոչորումն:

Búrning, ած. Այրեցող, կիզանող, բոցակէզ. սաստիկ, անհնարին:

Búrning-glass պը՛րնինկ-կլէս գ. Կիզանողական հայելի:

To Búrnish պը՛րնիշ բ, ն. Ողորկել, յղկել, փայլեցուցանել:

To Búrnish, բ, չ. Փայլել, ցոլանալ. աճել:

Búrnisher պը՛րնիշըր գ. Յղկիչ, ողորկիչ, փայլեցուցիչ. յղկիչ գործի:

Burnt պըրնթ. Անցեալ ընդունելութիւն to Born բայի:

Burr պըր գ. Խոտ մի. կոճ եղջեր: Burr of ear, բլթակ ունկան:

Búrrel պը՛րրէլ գ. Տեսակ մի տանձի:

Búrrel fly պը՛րրէլ ֆլայ գ. Բոռ, գոաեխ կամ գոռող:

Búrrel-shot պը՛րրէլ-շաթ գ. Փոքրիկ գնդակք, քարինք և հնոտի երկաթեղէնք 'ի պէտս թնդանօթի:

Búrrow պը՛րրօ գ. Աւան, գիւղաքաղաք, արուարձան. որջ ճագարաց կամ գետնափոր նապաստակաց:

To Búrrow, բ, չ. Փորել գերկիր, մտանել յորջ, որջանալ:

Búrsar պը՛րսըր գ. Գանձապետ դպրատան կամ համալսարանի:

Burse պըրս գ. Ժողովարան կամ հրապարակ վաճառականաց:

To Burst պըրսթ բ, չ. Հերձանիլ, պայթիլ, պատառիլ, խորտակիլ. պարպատիլ, ճարճատիլ. ելանել արտաքս, հոսել, ժողանիլ, բղխել. հաշիլ, մաշիլ. մղձկիլ, փղձկիլ, արտասուել. աղէթափ լինել:

To Burst, բ, ն. Հերձանել, պատառել, խորտակել, պայթուցանել:

Burst, գ. Հերձումն, պատառուած, պայթիւն, ճայթիւն. պարպատումն, արտաքս զեղումն:

Burst կամ Búrsten պըրսթ, պը՛րսթն ած. Աղէթափ, փոշտանկ:

Búrstness պը՛րսթնէս գ. Աղէթափութիւն, փոշտանկութիւն:

Búrstwort պը՛րսթուըրթ գ. Խոտ օգտակար աղէթափութեան:

Burt պըրթ գ. Ձուկն մի տափակ:

Búrthen պը՛րթհն գ. Տես Burden.

Búry պէ՛րի գ. Ապարանք, բնակութիւն, կայանք, օթևանք:

To Búry, բ, ն. Թաղել, դնել 'ի շիրմի. առնել յուղարկաւորութի մեռելոյ. ծածկել, թագուցանել:

Bush պուշ գ. Մացառ, թաւուտ, ցանկապատ, թուփ փշալից. ոստ տերևալից կախեալ առ տամբք գինեվաճառաց:

To Bush, բ, չ. Թաւանալ, մնտառանալ, մացառախիտ լինել:

Búshel պու՛շէլ գ. Չափ մի ցորենոյ (36 լիտր գաղղիական), գրիւ:

Búshiness պու՛շինէս) գ. Թաւութիւն, խտութիւն:

Búshment պու՛շմէնթ գ. Թաւուտ, մացառք:

Búshy պու՛շի ած. Թաւ, ոստալից, մացառախիտ, անտառախիտ. թփուտ, փշալից:

Búsiless պի՛զիլէս ած. Անհոգ, անգործ, անգործ, պարապորդ, անզբօս, առանց զբաղանաց կամ աշխատութեան:

Búsily պի՛զիլի մ. Փութով, փութոյ պընդութեամբ, անդադրում, ճեպով, շտապաւ:

Búsiness պի՛զնէս գ. Զբաղանք, գործ, գործառնութիւն. հոգ, խնամ, ջան, փոյթ. պէտք, խնդիր, հարկ, նիւթ, պատճառ, իրաւունք: To do one's business, վճարել 'ի կենաց կամ սպանանել զոք:

Busk պըսք գ. Ներսք ոսկերաց պալեհայի 'ի լանջանոցս կանանց:

Búskin պը՛սքին գ. Կօշիկ կարճ կամ կիսասրունդն:

Búskined պը՛սքինտ ած. Զգեցեալ կամ ագուցեալ յոտս կօշիկ կիսասրունդն:

Búsky պը՛սքի ած. Անտառախիտ, հովանաւոր:

Buss պըս գ. Համբոյր, ողջոյն համբուրիւ. նաւակ մի ձկնորսաց:

To Buss, բ, ն. Համբուրել, տալ համբոյր ողջունի:

Bust պըսթ գ. Կիսարձան։

Bústard պը՛սթըրտ գ. Հնդկահաւ վայրի։

To Bústle պը՛սսլ բ, չ. Զբաղիլ, ջանալ, փութալ, ջանաջնար լինել, աշխատիլ յոյժ։

Bústle, գ. Աղմուկ, շփոթ, ձայն, համբաւ, աղաղակ, խռովութիւն։

Bústler պը՛սլըր գ. Այր գործունեայ և ժրաջան, այր բազմաշխատ։

Búsy պի՛զի ած. Զբաղեալ յոյժ, բազմազբաղ. գործունեայ, ժրաջան, անդուլ, անդադար. ձեռներէց կամ միջամուխ 'ի գործ. աշխատասէր, վաստակաւոր. քրտնաջան։

To Búsy, բ, ն. Զբաղեցուցանել, պարապեցուցանել, կարգել 'ի գործ. տալ զանձն, ձեռն արկանել, միջամուխ լինել։

Búsybody պի՛զիպօտի գ. Միջամուխ կամ ձեռներէց 'ի գործս, իրահամարձակ. բանսարկու, որոնմացան, խօթամիտ։

But պըթ շ. Բայց, սակայն, այլ, բայց սակայն, այլ սակայն. բաց 'ի, միայն, եթէ. բայց միայն, եթէ ոչ. այլազգ. եթէ, եթէ միայն. զի, թէ. ապաքէն. արդ իսկ, այժմ իսկ. արդ, բայց արդ, այլ արդ. սակաւին, դեռ ևս. քան թէ, քան զ. ոչ աւելի քան։

But, գ. Աւարտ, սահման, եզր, ելք։

But, գ. Տրթունք կամ ծայր տախտակի (բառ նաւաստեաց)։

Bútend պը՛թէնտ գ. Բութ կամ տափարակ ծայր։

Bútcher պու՛չըր գ. Մսագործ, մսավաճառ. արեանարբու, մարդախոշոշ, մարդադաւ։

To Bútcher, բ, ն. Զենուլ, խողխողել, սպանանել, փողոտել, յօշել, կոտորել։

Bútcher's broom *կամ* Knéeholly պու՛չըրզ պրում, նի՛հօլի գ. Կաղմորենի, մուրտ վայրենի։

Bútcherliness պու՛չըրլինէս գ. Մարդադաւութիւն, գազանութիւն, անգթութիւն, արեանարբութիւն։

Bútcherly պու՛չըրլի ած. Արիւնահեղ, արեանարբու, արիւնըռուշտ, մարդադաւ, մարդախոշոշ, գազանաբարոյ, անգութ, անողորմ։

Bútchery պու՛չըրի գ. Մսագործութիւն, մսավաճառութիւն. սպանութիւն, կոտորած, հարուած, հեղումն կամ նախճիրք արեան, անգթութիւն, գազանութիւն. սպանդանոց, սպանդարան։

Bútler պը՛թլըր գ. Տաճարապետ, մառանապետ, շտեմարանապետ, մատակարար գինւոյ։

Bútlerage պը՛թլըրէճ գ. Տուրք կամ մաքս գինւոյ։

Bútment պը՛թմէնթ գ. Կամարասիւն, կամարակալ (կամար յեցեալ 'ի վերայ սեան)։

Butt պըթ գ. Նպատակ, կէտ նպատակի, նշան. վախճան, միտք. տեսութիւն մըտաց. նշաւակ, ծաղր նշաւակի, այպն կատականաց. խեթկումն, հարուած, մղումն, բաղխումն։

Butt, գ. Տակառ։

To Butt, բ, ն. Խեթկել, ոգորել, մղել։

Bútter պը՛թթըր գ. Կոգի, իւղ։

To Bútter, բ, ն. Ճաղախել կամ օծանել իւղով, համդերձել կոգւով. խաբել 'ի խաղս։

Bútterbump պը՛թթըրպըմփ գ. Թռչուն ինչ. կոչի և Bittern.

Bútterbur պը՛թթըրպըր գ. Բոյս ինչ բժշկական։

Bútterflower պը՛թթըրֆլաուըր գ. Ծաղիկ ինչ դեղին։

Bútterfly պը՛թթըրֆլայ գ. Թիթեռն։

Bútteris պը՛թթըրիս գ. Դուր կամ գործի ինչ պայտառաց։

Búttermilk պը՛թթըրմիլք գ. Ճիճուկ կաթին։

Bútterprint պը՛թթըրփրինթ գ. Դրոշմ կոգւոյ (փայտ փորագրեալ՝ որով դնեն նշան 'ի վերայ կոգւոյ)։

Búttertooth պը՛թթըրթութհ գ. Յառաջակողմեան ատամն։

Bútterwoman պը՛թթըրուումըն գ. Կին կոգիվաճառ։

Bútterwort պը՛թթըրուըրթ գ. Բոյս ինչ բուժիչ վիրաց։

Búttery պը՛թթըրի ած. Որ ունի նմանութիւն կոգւոյ, իւղային։

Búttery, գ. Շտեմարան, համբար։

Búttock պը՛թթըք գ. Երաստան, գաւակ, յետոյք։

Bútton պը՛թթն գ. Կոճակ. գնտակ. կոկոն։

Bútton, գ. Ձուկն ինչ փշալից, ոզնի ծովային։

To Bútton, բ, ն. Կոճկել, արկանել զկոճակսն. զգեցուցանել, պնդել։

Búttonhole պը՛թթնհօլ գ. Օղակ մուճակաց։

Búttress պը՛թթրէս գ. Ձառ 'ի վայր որմոյն. մոյթ, յենարան, նեցուկ, ամրութիւն։

To Búttress, բ, ն. Դնել յենարան որմոյ, պնդել, ամրացուցանել։

Bútwink պը՛թուինք գ. Թռչուն ինչ քաղցրաձայն։

Butyráceous պիւթիրէ՛շըս ած. Նման կոգւոյ, իւղային։

Bútyrous պէ՛թիրըս ած. Նման կոգւոյ, իւղային:

Búxom պէ՛քսըմ ած. Հնազանդ, հլու, դիւրահաւան, քաղցր, հեզ, հեզահամբոյր. զուարթ, կայտառ, զուարթադէմ, աշխոյժ. հեշտ, հեշտալի, բերկրական, զուարճալի:

Búxomly պէ՛քսըմլի մ. Խնդամտաբար, տարփմամբ, մեծաւ ցանկութեամբ, անձկանօք:

Búxomness պէ՛քսըմնէս գ. Ցանկութիւն, տարփանք, տենչ, սէր կաթոգին, անձուկ սիրոյ. հեշտութիւն, բերկրութիւն, զուարթութիւն:

To Buy պայ բ, ն. Գնել, գնոյ առնուլ. տիրել 'ի ձեռն դրամոյ, կաշառել:

To Buy, բ, չ. Գնել, գնող լինել:

Búyer պա՛յըր գ. Գնող, ստացող, որ գնէ կամ գնոյ առնու:

To Buzz պըզ բ, չ. Բզզել. հծծել, շշնջել:

To Buzz, բ, ն. Գաղտ շշնջել կամ ճառել, գաղտնաշշունջ լինել:

Buzz, գ. Բզզումն. շշնջիւն:

Búzzard պը՛զզըրտ գ. Թռչուն ինչ գիշատիչ. թանձրամիտ, խօթամիտ, ապուշ, անմիտ:

Búzzer պը՛զզըր գ. Որ բզզէ կամ շշնջէ, ունկնաճառ:

By պայ կամ պի նխ. Ընդ. առ. 'ի ձեռն. մերձ, հուպ, առընթեր. ըստ. զ. 'ի:

By, մ. Մերձ, առընթեր. առաջի, յանդիման. ընդ անցանելն:

By and by, մ. Հուպ ընդ հուպ, մերձ ընդ մերձ, վաղվաղակի:

By, գ. Անցք: By the by, 'ի հարևանցի, վեր 'ի վերոյ:

By, Ի բաղադրութիւնս բառից նշանակէ՝ արտաքոյ, առանձին:

By-concérnment պայ-քօնսէ՛րնմէնթ գ. Ոչ այնչափ ինչ կարևոր: [շահ:

By-end պայ-էնտ գ. Առանձին օգուտ կամ

By-gone պայ-կօն ած. Անցեալ, 'ի բաց գնացեալ:

By-law պայ-լօ գ. Առանձին օրէնք:

By-name պայ-նէյմ գ. Պատահական կամ յաւելեալ անուն:

By-path պայ-փէթհ գ. Առանձին կամ տարօրինակ շաւիղ:

By-respect պայ-րիսփէքթ գ. Առանձին վախճան կամ միտք:

By-room պայ-րում գ. Ներքին կամ առանձին սենեակ:

By-speech պայ-սփիչ գ. Ըստ պատահման կամ հարևանցի խօսք:

By-stander պայ-սթէնտըր գ. Որ կայ 'ի դէմն, դիտող, հանդիսական:

By-street պայ-սթրիթ գ. Նրբափողոց, առանձին պողոտայ:

By-view պայ-վիու գ. Առանձին տեսութիւն կամ շահ անձին:

By-walk պայ-ուօք գ. Առանձին գնացք կամ ճանապարհ:

By-way պայ-ուէյ գ. Առանձին ճանապարհ:

By-west պայ-ուէսթ մ. Ընդ արևմուտս, յարևմուտս կոյս, 'ի կողմն արևմտից:

By-word պայ-ուըրտ գ. Առած, առակ, ասացուած:

Bye պայ գ. Բնակութիւն, տուն:

By'zantine պիզէնթայն. Տես Bizantine.

C

C սի Գ և Ս: Երրորդ և բաղաձայն տառ այբուբենից Անգղիացւոց: Նախադաս ձայնաւորացս *a*, *o*, *u*, և կամ բաղաձայն տառի՝ հնչի գ կամ ք. զորօրինակ call գօլլ, clock գլօք, craft գրա՛ֆթ, coal գօլ, companion գըմփէ՛նիըն, cuneiform գիւնիֆօրմ: Իսկ նախադաս ձայնաւորացս *e*, *i*, և *y*, հնչի իբրև ս, զորօրինակ Cesar Սիզըր, cessation սէսէ՛շըն, cinder սինտըր:

Cab քէպ գ. Կապիճ (չափ):

Cabál քէպէ՛լ գ. Կաբալ (ծածկագիտութիւն կամ աւանդութիւն ինչ առ Եբրայեցիս). գաղտնի ժողով կամ դաւադրութիւն բազմաց. դաւաճանութիւն, դաւ:

To Cabál, բ, չ. Գաղտ միաբանիլ 'ի դաւադրութիւն, դաւաճանել, դաւ կամ նենգ գործել:

Cábalist քէ՛պէլիսթ գ. Կաբալիկ, հմուտ աւանդութեանցն Հրէից:

Cabalístical կամ Cabalístick քէպէլի՛սթիքէլ, քէպէլի՛սթիք ած. Կաբալեան, գաղտնագուշակ, ծածկագիտական, գաղտնի:

Cabáller քէպէ՛լլըր գ. Գաղտ միաբանեալ կամ դաւադիր ընդ այլոց, դաւադիր, դաւակործ, դաւաճան, խռովայոյզ:

Cáballine քէ՛պէլլայն ած. Ձիային, ձիոյ:

Cábaret քէ՛պէրէթ գ. Կապելիոն, կապելայ, գինետուն:

Cábbage քէ՛պպիճ գ. Կաղամբ:

To Cábbage, բ, ն. Գողանալ զկտորակս շուխայից (առ դերձակաց):

Cábbage-tree քէ՛պպիճ-թրի գ. Տեսակ ինչ արմաւենւոյ:

Cábbage-worm քէ՛պպիճ-ուըրմ գ. Որդն կամ միջատ ինչ:

Cábin քէպին գ. Նեղքին փոքրիկ սենեակ. խցիկ 'ի նաւի. հիւղ, խրճիթ, տաղաւար. վրան, խորան (զինուորաց):

To Cábin, բ, չ. Բնակել 'ի տաղաւարի կամ 'ի խրճիթի:

To Cábin, բ, ն. Փակել 'ի խրճիթի կամ յանձուկ սենեկի:

Cábined քէպինտ ած. Խցկան կամ խրճիթի, անձուկ:

Cábinet քէպինէթ գ. Դահլիճ կամ ներքին սենեակ. դահլիճ արքունի, խորհրդարան, դիւան. թանգարան. տուփ կամ պահարան սակաւագին իրաց:

Cábinet-council քէպինէթ-քաունսիլ գ. Խորհուրդ ներքին կամ գաղտնի:

Cábinet-maker քէպինէթ-մէյքըր գ. Որ յօրինէ գեղեցիկ տուփս 'ի փայտէ:

Cáble քէյպըլ գ. Մալուխ խարսխին:

Cachéctical կամ Cachéctick քէքէքթիքըլ, քէքէքթիք ած. Ախտագին, վատառողջ:

Cáchexy քէքէքսի գ. Վատառողջութիւն:

Cachinnátion քէքիննէյշըն գ. Ծաղր բարձրաձայն կամ անչափ:

Cáckerel քէքըրէլ գ. Ձուկն ինչ:

To Cáckle քէքըլ բ, չ. Կերկերաձայն աղաղակել, կառաչել իբրեւ սագ. գրգալ հաւուց. բարձրաձայն ծիծաղել. շատախօսել, շաղակրատել, բարբանջել:

Cáckle, գ. Ձայն կամ կառաչիւն հաւուց:

Cáckler քէքլըր գ. Որ գրգայ կամ կառաչէ. շատախօս, շաղակրատ, բարբանջող:

Cacochy'mical կամ Cacochy'mick քէքոքիմիքէլ, քէքոքիմիք ած. Չարահիւթ, վատահիւթ, վատառողջ, ախտաժէտ:

Cacochy'my քէքոքիմի գ. Վատահիւթութիւն, ապականութիւն հիւթոց կամ արեան, ախտաժէտութիւն:

Cacóphony քէքոֆօնի գ. Չարաձայնութիւն, վատաձայնութիւն, հնչիւն ծանրալուր կամ վատաձայն:

To Cacúminate քէքիումինէյթ բ, ն. Ճեշտել, սրաձեւ կամ բրգաձեւ առնել:

Cadáverous քէտէվէրըս ած. Դիատեսակ, մեռելոտւոյ, դիշական:

Cáddis քէտտիս գ. Ժապաւէն ինչ. որդն 'ի պէսս կարթի ձկանց:

Cade քէյտ գ. Տակառ, տակառակ:

Cade, ած. Ընտանեան, ընտանի, պարարակ, փափուկ:

To Cade, բ, ն. Փափկութեամբ սնուցանել, պարարել:

Cádence կամ Cádency քէտէնս, քէտէնսի գ. Անկումն, խոնարհումն, մուտք. աւարտ, հանգիստ, դադար, վերջ, վերջաւորութիւն, յանգ. հնչումն ձայնի, հագագ. հաւասար չափ կամ համեմատութիւն ընթացից ձիոյ (ըստ ձիավարժից):

Cádent քէտէնթ ած. Որ անկանի 'ի վայր:

Cadét քէտէթ գ. Կրսեր եղբայր. կրսերագոյն յեղբարս. խնքնակամ զինուորեալ:

Cádew քէտիու գ. Որդն ինչ յարդի. կոչի եւ Caddis.

Cádger քէճըր գ. Կողովակիր (որ բերէ ինչ կողովով 'ի վաճառ):

Cádi քէյտի գ. Դատաւոր Տաճկաց:

Cadíllack քէտիլլէք գ. Տեսակ ինչ տանձի:

Caécias սիշիէս գ. Կեկիաս (հողմն հիւսիսային):

Caésura սիզիուրը գ. Հատուած կամ երկարումն վանկի (յոտանաւորս):

Cáftan քէֆթէն գ. Զգեստ ինչ արեւելեան:

Cag քէկ գ. Տակառակ:

Cage քէյճ գ. Վանդակ թռչնոց. դատապեղ գազանաց. զնդան չարագործաց:

To Cage, բ, ն. Ի վանդակ արկանել, դնել կամ փակել 'ի վանդակի:

Cáiman քէյմէն գ. Կոկորդիլոս կամ ալիտեան ամերիկեան:

To Cajóle քէճօլ բ, ն. Շողոմել. շողոքորթել, փայփայել, հրապուրել, պատրել:

Cajóler քէճօլըր գ. Շողոմիչ, շողոքորթ, շոգմոգ, փաղաքուշ, հրապուրիչ:

Cajólery քէճօլըրի գ. Շողոմութիւն, շողոքորթութիւն, շոգմոգութիւն, փաղաքշանք, հրապուրանք:

Cáisson քէյսըն գ. Արկղ վառօդոյ. արկղ կամ տապանակ մեծ:

Caítiff քէյթիֆ գ. Այր անպիտան եւ թշուառական, տառապեալ ոք:

Cake քէյք գ. Կարկանդակ, քաքար, բլիթ, պլակինդի, շօթ, բլիթ. կոտոր սառնամանեաց:

To Cake, բ, չ. Պնդանալ իբրեւ զկեղեւ հացի, կեղեւ կապել:

Calabásh tree քէլէպէշ թրի գ. Ծառ յորոյ կեղեւոյ յօրինեն Հնդիկք գործիս:

Calamánco քէլէմէնքօ գ. Տեսակ ինչ ասուոյ կամ չուխայի:

Cálamine կամ Lapis calaminaris քէլէմայն, լէփիս քէլէմինէրիս գ. Քար ինչ որ խառնեալ ընդ պղնձոյ փոխէ յարոյր:

Cálamint քէլէմինթ գ. Կատուախոտ:

Calámitous քէլէմիթըս ած. Թշուառ, թշուառական, ողորմ, ողորմելի, տառապեալ, դժբաղդ:

Calámitousness քէլէմիթըսնէս գ. Թշուառութիւն, աղէտք, չարիք:

Calámity քէլէմիթի գ. Թշուառութիւն, աղէտք, վիշտ, չարիք:

Cálamus քէլէմըս գ. Խունկեղէգն:

Calásh քէլէ́շ գ. Կառք ինչ երկանիւ:

Cálceated քէ́լսիէթէտ ած. Ագուցեալ, կօշկաւոր, արեխաւորեալ:

Calcedónius քէլսիտօ́նիըս գ. Պղնձագոյն քար:

Calcinátion քէլսինէ́շըն գ. Փոխարկումն 'ի կիր կամ 'ի փոշի (ըստ քիմիականաց):

Calcínatory քէլսի́նէթըրի գ. Անօթ փոխարկման 'ի կիր կամ 'ի փոշի:

To Calcíne քէլսա́յն բ, ն. Դարձուցանել կամ փոխարկել 'ի կիր կամ 'ի փոշի (ըստ քիմիականաց). այրել:

To Calcíne, բ, չ. Փոխարկիլ 'ի կիր:

To Cálculate քէ́լքիուլէյթ բ, ն. Հաշուել, համարել, 'ի հաշիւ կամ 'ի համար արկանել, թուել, 'ի թիւ արկանել. յարմարել, կարգել, ուղղել:

Calculátion քէլքիուլէ́շըն գ. Հաշիւ, համար, թուարկութիւն:

Cálculator քէ́լքիուլէթըր գ. Հաշուարար, համարակալ, համարող:

Cálculatory քէ́լքիուլէթըրի ած. Համարողական, թուարկութեան:

Cálcule քէ́լքիուլ գ. Հաշիւ, համար:

Cálculose կամ Cálculous քէ́լքիուլօս, քէ́լքիուլըս ած. Խճային, աւազային:

Cálculus քէ́լքիուլըս գ. Խիճ կամ աւազ յերիկամունս և 'ի փամփուշտի:

Cáldron քօ́լտրըն գ. Սան, կաթսայ, ջեռուցիչ, պղնձի:

Calefáction քէլիֆէ́քշըն գ. Ջեռուցումն. ջերմացումն, ջերմութիւն, տապ:

Calefáctive քէլիֆէ́քթիվ ած. Ջերմացուցիչ, տապացուցիչ:

Calefáctory քէլիֆէ́քթըրի ած. Ջերմացուցիչ, տապացուցիչ:

To Cálefy քէ́լիֆայ բ, չ. Ջեռնուլ, ջեռանիլ, ջերմանալ, տապանալ:

Cálendar քէ́լէնտըր գ. Օրացոյց, տօնացոյց, տումար, լուսնացոյց:

To Cálender, բ, ն. Ողորկել կամ փայլեցուցանել զկտաւս ընդ մամլովք:

Cálender, գ. Մամուլք 'ի պէտս փայլեցուցանելոյ զկտաւս:

Cálendrer քէ́լէնտրըր գ. Որ փայլեցուցանէ զկտաւս ընդ մամլովք:

Cálends քէ́լէնտզ գ. (անեզական). Կաղանդք, ամսագլուխ, ամսամուտ:

Cálenture քէ́լէնչիուր գ. Տենդ հրատապ որով տագնապին նաւաստիք ընդ հասարակածիւ:

Calf քաֆ գ. (յոգնականն calves). Հորթ. թամբ սրունից:

Cáliber քէ́լիպըր գ. Բերան կամ չափ բերանոյ թնդանօթից:

Cálice քէ́լիս գ. Սկիհ, բաժակ:

Cálico քէ́լիքօ գ. Կերպաս ինչ Հնդկաց:

Cálid քէ́լիտ ած. Ջերմ, կիզանող, վառեալ, եռանդուն:

Calídity քէլի́տիթի գ. Ջերմութի, տապ, եռանդն:

Cálif կամ Cáliph քէ́յլիֆ գ. Խալիֆայ, ամիրապետ:

Caligátion քէլիկէ́շըն գ. Մթութիւն, մթագնութիւն:

Calíginous քէլի́ճինըս ած. Միգապատ, ստուերամած, մթին, նսեմ:

Calíginousness քէլի́ճինըսնէս գ. Մթութիւն, ստուերամածն լինել, նսեմութիւն:

Cáligraphy քէ́լիկրէֆի գ. Գեղեցկագրութիւն, ճահագրութիւն:

Cáliver քէ́լիվըր գ. Հրացան կամ թնդանօթ ինչ:

Cálix քէ́լիքս գ. Բաժակ կամ կոնգոմ ծաղկանց (ըստ անկաբանից):

To Calk քօք բ, ն. Կպրաձիւթել զնաւն, խնուլ զծակսն նաւուն:

Cálker քօ́քըր գ. Կպրաձիւթող:

To Call քօլ բ, ն. Կոչել, անուանել, յորջորջել, ձայնել, կարդալ, ասել. հրաւիրել. ժողովել, գումարել. երգել: To call in, կոչել 'ի ներքս. հաւաքել կամ ժողովել 'ի ներքս, յետս պահանջել. ժողովել, կոչել, հրաւիրել: To call in կամ into question, 'ի խնդիր կամ ընդ տարակուսանօք արկանել, երկմտիլ, տարակուսիլ: To call away, 'ի բաց կոչել, հանել արտաքս: To call back, յետս կոչել, նհանջել, դարձուցանել, չըջել, հրաժարիլ: To call off, 'ի բաց դարձուցանել, չըջել, հրաժարեցուցանել, 'ի բաց նահանջել: To call for, կոչել, հրամայել. խնդրել, 'ի խնդիր կամ գտեա լինել: To call aloud, բարձրաձայն գոչել, աղաղակել: To call forth, կոչել կամ հանել արտաքս: To call together, կոչել 'ի միասին, հաւաքել, ժողովել, գումարել: To call to, կոչել, կարդալ, գխել: To call to mind, յիշել, զմտաւ ածել, յուշ ածել, 'ի յուշ բերել: To call out, կոչել արտաքս, ձայն տալ, հրաւիրել 'ի մարտ: To call over, վերակոչել, հաւաքել, գումարել, ժողովել. ընթեռնուլ բարձրաձայն, վերծանել: To call up, կոչել 'ի վեր, վերակոչել. զարթուցանել: To call down, կոչել 'ի վայր, իջուցանել: To call on, յորդորել, շարժել, աղերսել. երթալ 'ի տեսութիւն. ասել, կարդալ: To call upon, յայց ելանել, երթալ, գնալ յայցելութիւն կամ 'ի տեսութիւն. մաղթել, աղերսել, խնդրել:

Call, գ. Կոչումն, ձայն. կոչ, հրաւէր. խնդիր. հրաման. յորդոր, շարժումն, ադ

գեցութիւն․ հրաւիրակ Թաչնոց (գործի առ 'ի ձգել զԹռչունս յորս)․ յորջորջումն, անուն։

Cállat կամ Cállet ք՛էլլէթ գ․ Բոզ, պոռնիկ։

Cálling ք՛օլլին գ․ Կոչումն, ձայն, հրաւէր․ արհեստ, վիճակ, պաշտօն․ ժողով, միաբանութիւն, ընկերութիւն․ կոչումն կամ աղգեցութիւն աստուածային։

Cállipers ք՛էլլիփըրզ գ․ Կարկին ճախարակագործաց, կարկին կորասրունգն։

Callósity քէլլա՛սիթի գ․ Բրտութն, կոշտ մարմնոյ։

Cállous ք՛էլլըս ած․ Բրտացեալ, փապարեալ․ խիստ, կարծր, անզգայ, խստասիրտ, Թանձրամիտ։

Cállousness ք՛էլլըսնէս գ․ Բրտութիւն, կարծրութիւն, անզգայութիւն․ խստասրտութիւն։

Cállow ք՛էլլօ ած․ Անփետուր, փետրաԹափ։

Cállus ք՛էլլըս գ․ Կոշտ մարմնոյ կամ վիրաց։

Calm քամ ած․ Խաղաղ, հանդարտ, հեզիկ, պարզ, անխռով, անդորր։

Calm, գ․ Հանդարտութիւն, պարզութիւն, անդորրութիւն, խաղաղութիւն, հանգիստ։

To Calm, բ, ն․ Հանդարտել, հանդարտեցուցանել, խաղաղել, խաղաղացուցանել, դադարեցուցանել, զիջուցանել։

Cálmer քա՛մըր գ․ Հանդարտեցուցիչ, խաղաղացուցիչ, խաղաղարար, դադարեցուցիչ։

Cálmly քա՛մլի մ․ Հանդարտ, խաղաղ, հեզիկ, հանդարտօրէն, յանդորրու, խաղաղիկ, հեզաբար։

Cálmness քա՛մնէս գ․ Հանդարտութիւն, խաղաղութիւն, անդորրութիւն, անխռովութիւն, հեզութիւն։

Cálmy քա՛մի ած․ Խաղաղ, հանդարտ, անդորր, խաղաղաւէտ, խաղաղական։

Cálomel ք՛էլօմէլ գ․ Անգլիկ զանալ։

Caloríficк քէլօրի՛ֆիք ած․ Ջերմաբեր, ջեռուցիչ։

Calótte քէլօ՛թ գ․ Գդակ (եկեղեցականաց)։

Calóyers քէլօ՛յըրզ գ․ Միանձն կամ աբեղայ յոյն։

Cáltrops ք՛էլթրօփս գ․ Տատասկ․ երկաԹի տատասկ։

To Calve քավ բ, չ․ Ծնանիլ զհորթ (կովու)։

Cálville քա՛վիլ գ․ Ազգ ինչ խնձորոյ։

To Calúmniate քէլը՛մնիէյթ բ, չ․ Զրպարտել, չարախօսել, բամբասել։

To Calúmniate, բ, ն․ Զրպարտել, չարախօսել, բամբասել, բասրել։

Calumniátion քէլըմնիէ՛յշըն գ․ Զրպարտութիւն, չարախօսութիւն, բարուրք։

Calúmniator քէլը՛մնիէյթըր գ․ Զրպարտիչ, չարախօս։

Calúmnious քէլը՛մնիըս ած․ Լի զրպարտութեամբ, չարախօս։

Cálumny ք՛էլըմնի գ․ Զրպարտութիւն, չարախօսութիւն, բարուրք։

Calx քէլքս գ․ Կիր հրահալելեաց։

Cálycle ք՛էլիքլ գ․ Կոկոն կամ պտկունք ծաղկանց և բուսոց։

Camáieu քէմէ՛յու գ․ Տեսակ ինչ եղնգնաքարի։ [քարի։

Cámber ք՛էմպըր գ․ Հատուած փայտի աղեղնաձև կամ կոր։

Cámbrick ք՛էյմպրիք գ․ Կտաւ ինչ աղնիւ։

Came քէյմ․ Կատարեալ ժամանակ to Come բայի։

Cámel ք՛էմէլ գ․ Ուղտ։

Camélopard քէմէ՛լօփարտ գ․ Ընձուղտ, անալուԹ։

Cámelot կամ Cámlet ք՛էմլէթ գ․ Կերպաս այծէից մետաքսախառն, կերպաս գործեալ 'ի մետաքսէ և յայծէից։

Cámera obscura ք՛էմըրէ օպսքիուրէ գ․ Մութերասենեակ (ըստ տեսաբանից)։

Cámerade ք՛էմրէյտ գ․ Սենեկակից, կենցաղակից, դասակից, ընկեր առանձին, մտերիմ բարեկամ։

Cámerated ք՛էմէրէյթէտ ած․ Կամարաձև, կամարանման։

Camerátion քէմէրէ՛յշըն գ․ Կամարաձև կորութիւն, կամար։

Camisádo քէմիսէ՛յտօ գ․ Գիշերամարտութիւն զօրաց զգեցեալ շապիկս 'ի վերայ զինուց առ 'ի տեսանել զմիմեանս։

Cámisated ք՛էմիսէյթէտ ած․ Շապկակիր, զգեցեալ շապիկ 'ի վերայ զինուց։

Cámlet ք՛էմլէթ․ Տես Camelot.

Cámmock ք՛էմմըք գ․ Խոտ ինչ։

Camóys քէմօ՛յզ ած․ Տափաքիթ, տափունչ։

Camp քէմփ գ․ Բանակ։

To Camp, բ, ն․ Բանակիլ, բանակ հարկանել։

Camp-fight քէմփ-ֆայթ գ․ Մենամարտութիւն, ճակատամարտ։

Campáign քէմփէ՛յն գ․ Դաշտ, դաշտավայր, անդաստան, արտ, անդ, ագարակ․ բանակ զօրաց 'ի դաշտի կամ ժամանակ բանակելոյ զօրաց 'ի դաշտի։

Campániform քէմփէ՛նիֆօրմ ած․ Զանգակաձև (ծաղիկ)։

Campánulate քէմփէ՛նիուլէյթ ած․ Տ․ Campaniform.

Campéstral քէմփէ՛սթրէլ ած. Դաշտային, վայրի:

Cámphire-tree քէ՛մֆայր-թրի գ. Քափուր:

Cámphorate քէ՛մֆորէյթ ած. Քափրախառն:

Cámpion քէ՛մփիըն գ. Բոյս ինչ:

Cámus քէ՛մըս գ. Զգեստ նրբանիւթ:

Can քան կամ քէն գ. Սկիհ, բաժակ, ըմպանակ:

To Can, բ, չ. Կարել, զօրել, կարող կամ բաւական լինել: I will do it if I can, արարից՝ եթէ կարացից: I cannot, չկարեմ, չեմ բաւական: If I can but see him, միայն թէ կարացից տեսանել զնա, բայց միայն տեսից զնա: He is as like him as can be, ըստ կարի կամ ամենևին նման է նմա: It cannot be, անհնար է, յանհնարիցն է:

Canáille քէնէ՛յլ գ. Խառնիճաղանճ, ամբոխ, սինլքոր քաղաքին:

Canál քէնէ՛լ գ. Ջրանցք, ջրադարձք. խրամ, նեղուց. ծորակ, անցք, խողովակ:

Cánal-coal քէ՛նըլ-քօլ գ. Տեսակ ինչ ընտիր ածխոյ յԱնգղիա:

Canalículated քէնէլի՛քիուլէյթէտ ած. Խողովակաձև: [գլոյ:

Canáry քընէ՛յրի գ. Գինի կանարեան կղզ-

To Canáry, բ, ն. Կայթել, կայթս հարկանել, կաքաւել:

Canáry-bird քընէ՛յրի-պըրտ գ. Դեղձանիկ (թռչուն):

To Cáncel քէ՛նսէլ բ. ն. Ջնջել զգիր. ջնջել, եղծանել, ջրել:

Cáncellated քէ՛նսէլլէյթէտ ած. Վանդակեալ, եղեալ՝ ի վանդակի կամ ՝ի դառագղի:

Cancellátion քէնսէլլէ՛յշըն գ. Ջնջումն, եղծումն, բարձումն:

Cáncer քէ՛նսըր գ. Խեցգետին. խեցգետին (կենդանակերպ). խոլ խեցգետնի, քաղցկեղ, խլրդենի:

To Cáncerate քէ՛նսըրէյթ բ, ն. Փոխիլ՝ ի քաղցկեղ կամ ՝ի խլրդենի, ճարակիլ իբրև զքաղցկեղ:

Cancerátion քէնսըրէ՛յշըն գ. Ճարակումն իբրև զքաղցկեղ:

Cáncerous քէ՛նսըրըս ած. Ճարակեալ իբրև զքաղցկեղ, փտեալ, ապականեալ:

Cáncerousness քէ՛նսըրըսնէս գ. Ճարակումն իբրև զքաղցկեղն, փտութիւն վիրաց, ապականութիւն:

Cáncrine քէ՛նքրին ած. Որ ունի զնմանութիւն խեցգետնի:

Cándent քէ՛նտէնթ ած. Հրաշէկ, արտաշիկացեալ:

Cándicant քէ՛նտիքէնթ ած. Սպիտակ, ըսպիտակացեալ:

Cándid քէ՛նտիտ ած. Սպիտակ, փայլուն, պայծառ, ապիտակափայլ. մաքուր. անբիծ, անարատ, աննենգ, անխարդախ, յստակահայեաց:

Cándidate քէ՛նտիտէյթ գ. Հետամուտ ՝ի խնդիր պաշտօնատարութեան:

Cándidly քէ՛նտիտլի մ. Անխարդախ մտօք, պարզմտութեամբ, աննենգ:

Cándidness քէ՛նտիտնէս գ. Պարզմտութիւն, անկեղծութիւն, սրբութիւն սրտի, արդարութիւն, ուղղութիւն:

To Cándify քէ՛նտիֆայ բ, ն. Սպիտակացուցանել, փայլեցուցանել, պայծառացուցանել:

Cándle քէ՛նտլ գ. Ճրագ, մոմ. լոյս, լուսաւոր մարմին:

Cándleberry-tree քէ՛նտլպէրրի-թրի գ. Տեսակ ինչ ուռենւոյ:

Candlehólder քէնտլհօ՛լտըր գ. Ճրագակալ, ճրագակիր. լուսատու կամ օգնական ՝ի հեռուստ:

Cándlelight քէ՛նտլլայթ գ. Լոյս ճրագի. ճրագ: [ռոյն:

Cándlemas քէ՛նտլմըս գ. Տեառնընդա-

Cándlestick քէ՛նտլսթիք գ. Աշտանակ, ճրագարան, ճրագակալ, ճրագակիր:

Cándlestuff քէ՛նտլսթըֆ գ. Ճարպ ՝ի պէտս ճրագի, մոմ ՝ի ճարպոյ:

Candlewáster քէնտլուէ՛սթըր գ. Ճրագավատնիչ, ցրիչ, վատնիչ, շռայլ:

Cándock քէ՛նտօք գ. Սէզ կամ կնիւն բուսեալ ՝ի գետս:

Cándour քէ՛նտըր գ. Պարզմտութիւն, անկեղծութիւն, սրբութիւն սրտի, հեզութիւն:

To Cándy քէ՛նտի բ, ն. Եփել կամ յօրինել շաքարաւ. գործել շաքար վանի. սառուցանել:

To Cándy, բ, չ. Սառել:

Cándy Lion's foot, գ. Բոյս ինչ:

Cane քէյն գ. Եղէգն հնդկաց ՝ի պէտս գաւազանի, գաւազան. եղէգն շաքարի. նիզակ կամ գեղարդն եղեգնեայ. եղէգն:

To Cane, բ, ն. Հարկանել եղեգնեայ գաւազանաւ, գանել:

Canícular քէնի՛քիուլըր ած. Շնիկ աստեղն (աւուրք կամ ժամանակ):

Caníne քէնա՛յն ած. Շան, շնական: Canine hunger կամ appetite, շնքաղց:

Cánister քէ՛նիսթըր գ. Կողով կամ սակառի փոքր. անօթ, աման, տուփ, արկղիկ, տապանակ:

Cánker քէ՛նքըր գ. Թրթուր, խառնիճ. ուտիչ, ծախիչ. վարդ վայրենի. քաղցկեղ, խլրդենի. ապականութիւն կամ փտութիւն ծառոց:

To Cánker, բ, չ. Ապականիլ, փտիլ, իբրեւ զքաղցկեղ ճարակիլ. ծախիլ, մաշիլ:

To Cánker, բ, ն. Ճարակել, ուտել, մաշել. ապականել, հարկանել, վարակել:

Cánkerbit քէնքըրպիթ ած. Խածեալ թունալից ատամամբ:

Cánnabine քէննէպայն ած. Կանեփեայ, 'ի կանեփոյ:

Cánnibal քէննիպէլ գ. Մարդակեր, մարդածախ, որ ուտէ զմիս մարդոյ:

Cánnibally քէննիպէլլի մ. Իբրեւ զմարդակեր, ըստ օրինի մարդակերաց:

Cánnipers քէննիփըրզ գ. Տես Callipers.

Cánnon քէննըն գ. Թնդանօթ:

Cánnon-ball կամ Cánnon-shot քէննըն-պօլ, քէննըն-շըթ գ. Ռումբ, գնդակ թնդանօթի:

To Cannonáde քէննընէյտ բ, ն. Բաղխել թնդանօթիւք, արձակել զթնդանօթս:

Cannoníer քէննըն իր գ. Արձակող թընդանօթից:

Cánnot քէննըթ. Բարդութիւն բառիցս can, քէն, և not, նըթ: I cannot fly, ոչ կարեմ թռչել:

Canóa կամ Canoé քէնու գ. Նաւակ յօրինեալ 'ի բնոյ ծառոյ:

Cánon քէնըն գ. Կանոն, օրէնք. կանոնք կամ օրինադրութիւնք եկեղեցւոյ. կանոնիկոս. տեսակ ինչ գրոց տպագրութեան:

Cánon-bit քէնըն-պիթ գ. Մասն սանձին՝ որ մտանէ 'ի բերան ձիոյն, սանձ:

Cánoness քէնընէս գ. Կանոնիկոսուհի:

Canónical քէնօնիքէլ ած. Կանոնաւոր, ըստ կանոնի. կանոնական. կանոնեալ, հաստատեալ. հոգեւոր, եկեղեցական:

Canónically քէնօնիքէլլի մ. Ըստ կանոնի, ըստ օրինաց:

Canónicalness քէնօնիքէլնէս գ. Կանոնականութիւն, վաւերականութիւն:

Cánonist քէնընիսթ գ. Կանոնագէտ, վարժապետ եկեղեցական կանոնաց:

Canonizátion քէնօնիզէյշըն գ. Դասակարգութիւն 'ի թիւս սրբոց:

To Cánonize քէնօնայզ բ, ն. Կանոնել կամ կարգել 'ի թիւս սրբոց:

Cánonry կամ Cánonship քէնընրի, քէնընշիփ գ. Կանոնիկոսութիւն, հասոյթ կամ եկամուտք կանոնիկոսութեան:

Cánopied քէնօփիտ ած. Ծածկեալ հովանոցաւ, հովանաւոր:

Cánopy քէնօփի գ. Հովանոց, վրան, խորան, ծածկոյթ, ձեղուն. զարդ հովանաւոր կամ առաւերարկու:

To Cánopy, բ, ն. Ծածկել հովանոցաւ, հովանի առնել, հովանաւորել:

Canórous քէնօրըս ած. Հնչողական, քաղցրահնչիւն, ներդաշնակաւոր, քաղցրաձայն, քաղցրաբարբառ:

Cant քէնթ գ. Ռամկական կամ գռեհիկ բարբառ, ապականեալ լեզու. ծածկաբանութիւն, նորաձեւ լեզու, առանձին եղանակ խօսից ոմանց. կեղծաւորութիւն. խուժադուժ կամ խժդժական բարբառ. աճուրդ, վաճառումն աճմամբ գնոյն, վաճառումն 'ի հրապարակի 'ի ձայն փողոյ:

To Cant, բ, չ. Ծածկաբանել, խօսել կեղծ բանիւք. գռեհկաբանել:

Cantáta քէնթէյթէ գ. Երգ:

Cantátion քէնթէյշըն գ. Երգ, երգաբանութիւն, եղանակ երգոց:

Cánter քէնթըր գ. Կեղծաւոր:

Cánterbury bells քէնթըրպըրի պէլզ գ. Տ. Belflower.

Cánterbury gallop քէնթըրպըրի կէլըփ գ. Ընթացք ինչ ձիոյ, որ և Canter.

Canthárides քէնթհէրիտէզ գ. Կոյադրնդիռ:

Cánthus քէնթհըս գ. Փունք աչաց:

Cánticle քէնթիքլ գ. Երգ. երգ երգոց Սողոմոնի:

Cantílivers քէնթիլիվըրզ գ. Գերանք տանեաց՝ յորոց վերայ հաստատին վերջին կղմնտերք յարկաց:

Cántle քէնթլ գ. Պատառ, կտորակ, կտոր, մասն, հատուած:

To Cántle, բ, ն. Հատանել, կտորել, բաժանել 'ի մասունս:

Cántlet քէնթլէթ գ. Կտոր, մասն, հատուած, նշխար:

Cánto քէնթօ գ. Երգ, գլուխ, հագներգութիւն:

Cánton քէնթըն գ. Կողմն, նահանգ. հատուած ինչ ժողովրդեան, փոքրիկ հասարակութիւն:

To Cánton, բ, ն. Բաժանել 'ի մասունս կամ 'ի փոքրիկ նահանգս:

To Cántonize քէնթընայզ բ, ն. Բաժանել, անջատել 'ի մասունս:

Cántred քէնթրէտ գ. Հատուած ինչ երկրի, նահանգ:

Cánvass քէնվէս գ. Խոշոր կտաւ կանեփեայ:

To Cánvass, բ, ն. Յուզել, քննել, խորհել. վիճել, խնդիր յարուցանել:

To Cánvass, բ, չ. Փութալ, ստիպել:

Cány քէյնի ած. Եղեգնուտ, եղեգնեայ:

Cánzonet քէնզօնէթ գ. Երգ համառօտ, տաղ:

Cap քափ կամ քէփ գ. Գլխարկ, գլխանոց, խոյր, արտախուրակ, գտակ. գլուխ, ծայր, գագաթն, կատար. յարգութիւն գլխիրաց:

To Cap, բ, ն. Ծածկել զգլուխն կամ ըզծայրն. բանալ, 'ի բաց առնուլ զգլխարկն 'ի գլխոյն: To cap verses, ասել զոտանաւորս անդրադարձութեամբ կամ սկսանել վերջին բառի կամ տառի առաջնոյն, ասել ընդ հակառակս, ասել զնոյն բառ փոփոխակի 'ի վիճաբանութեան:

Cap à pè կամ Cap à piè քէփ է փի մ. Յոտից մինչև ցգլուխ, ոտքէն, բոլորովին, խստառ: Armed cap à piè, ստառազէն:

Cap-páper քէփ-փէյփըր գ. Թուղթ մթնագոյն և խոշոր:

Capabílity քէփէպիլիթի գ. Բաւականութիւն, կար, յարմարութիւն, յաջողակութիւն:

Cápable քէյփէպլ ած. Ընդունակ, յարմար, բաւական, յաջողակ. խելամուտ, մտացի, ճարտար, ընդունակ, կարող. ընդարձակ, լայնատարր. խորին:

Cápableness քէյփէպլնէս գ. Ընդունակութիւն, յարմարութիւն, յաջողակութիւն, ճարտարութիւն:

Capácious քէփէյշըս ած. Լայն, ընդարձակ, լայնատարր, ընդարձակատարր. ընդունակ, բաւական, յաջողակ, լայնածաւալ:

Capáciousness քէփէյշըսնէս գ. Ընդարձակութիւն, լայնութիւն:

To Capácitate քէփէսիթէյթ բ, ն. Բաւական առնել, յաջողել, յաջողակ առնել:

Capácity քէփէսիթի գ. Պարունակութիւն, տարածութիւն, լայնութիւն, չափ, մեծութիւն. միջոց, տեղի, վայր, սահման. ընդունակութիւն, յարմարութիւն, յաջողակութիւն, կար, զօրութիւն, միտք, հանճար. վիճակ, պաշտօն, հանգամանք:

Capárison քէփէրիսըն գ. Վերարկու ձիոյ, կազմածք ձիոյ:

To Capárison, բ, ն. Արկանել ծածկոյթ կամ վերարկու ձիոյ. պճնազգեստել:

Cape քէյփ գ. Սար, սարուանդակ, գահաւանդ, բարձրաւանդակ, սարաւանդ, հրուանդան. օձիք կամ փողպատ վերարկուի:

Cáper քէյփըր գ. Ոստոստումն 'ի կաքաւելն:

Cáper, գ. Կապար. (պտուղ):

Cáper-bush քէյփըր-պուշ գ. Կապար, կապրգախ. (խոտ):

To Cáper, բ, չ. Ոստնուլ, ոստոստել. կայթել, կաքաւել:

Cáperer քէյփըրըր գ. Ոստոստող, կայթող:

Cápias քէյփիըս գ. Հրամանագիր, դատակնիք, ձերբ:

Capilláceous քէփիլլէյշըս ած. Մազաւոր, մազանման, նուրբ իբրև զհեր, նրբաթել:

Capíllament քէփիլլըմէնթ գ. Մանրաթելք կամ առէջք ծաղկանց:

Cápillary քէփիլլըրի ած. Նրբաթել իբրև զհեր, նուրբ, մազանման:

Capillátion քէփիլլէյշըն գ. Նրբաթել երակք:

Cápital քէփիթըլ ած. Գլխոյ, որ հայի 'ի գլուխն. գլխապատութեան կամ մահապարտութեան (յանցանք). կենաց, զորմէ կախեալ կան կեանք. գլխաւոր, երևելի. անհաշտ, ոխերիմ (թշնամի). գլխագիր (տառ): Capital stocks, գլուխ դրամոյ, վիճակ վաճառաց, դրամք ընկերութեան վաճառականաց:

Cápital, գ. Գլուխ սեան, սիւնագլուխ. մայրաքաղաք, արքայանիստ կամ թագաւորական քաղաք:

Cápitally քէփիթըլլի մ. Գլխապատութեամբ, առ 'ի մահ:

Capitátion քէփիթէյշըն գ. Աշխարհագիր, աշխարհահամար, թիւ կամ համար ժողովրդեան ըստ գլխոյ. գլխահարկ:

Capítular քէփիչուլըր գ. Արձանագրութիւնք կամ յիշատակարանք ժողովոյ (կանոնիկոսաց և կրօնաւորաց). ժողովական, մի յանդամոց ժողովոյ (կանոնիկոսաց և կրօնաւորաց):

To Capítulate քէփիչուլէյթ բ, չ. Գլխակարգել, գրել կամ կարգել 'ի գլուխս բանից. դաշն դնել, դաշինս հաստատել, խօսել ընդ միմեանս, զիջանել 'ի հաշտութիւն կամ անձնատուր լինել հանդերձ պայմանօք:

Capitulátion քէփիչուլէյշըն գ. Դաշն, դաշնադրութիւն, թուղթ դաշանց, պայման, սահման, ուխտ, ժամադրութիւն:

Capívi-tree քէփիվի-թրի գ. Ծառ ինչ բալասանաբեր 'ի Հնդիկս:

Cápon քէյփն գ. Որձատ, աքաղաղ մալեալ:

Caponníere քէփօնիր գ. Խրամ ինչ զինուորական:

Capót քէփօթ գ. Կատարեալ յաղթութիւն 'ի խաղի թղթոյ:

Capóuch քէփօչ գ. Վեղար, կնկուղ:

Cápper քէփփըր գ. Խոյրարար, գդակագործ, գդակավաճառ:

Capréolate քէփրիօլէյթ ած. Որ խիղս արձակէ (բոյս):

Capríce կամ Capríchio քէփրիս, քէփրիչիօ գ. Սոսկումն, քմահաճումն, յանկարծ փոփոխումն. քիմք, կամք, միտք, հաճոյք. քմահաճոյ խորհուրդ, այլանդակ կամ ինքնահնար մտածութիւն:

Caprícious քէփրի՛շըս ած. Մտացածին, այլանդակ, խեղճահաճոյ, նորաձևար, օտար, անսովոր:

Caprícíously քէփրի՛շըսլի մ. Ըստ քմաց, ըստ մտի, ըստ հաճոյս, ըստ երևակայութեան, անխորհրդաբար:

Caprícíousness քէփրի՛շըսնէս գ. Քմք, հաճոյք, երևակայութիւն, այլանդակ մըտածութիւն, մտացածին խորհուրդ:

Cápricorn քէ՛փրիքօրն գ. Այծեղջիւր (կենդանակերպ):

Capriόle քէփրիօ՛լ գ. Ընդոստումն ձիոյ:

Cápstan քէ՛փսթէն գ. Անուորդ ('ի ձգել զբեռինս):

Cápsular կամ Cápsulary քէ՛փսիուլէր, քէ՛փսիուլէրի ած. Ընդունարանաձև, արկղաձև, դատարկ:

Cápsulate կամ Cápsulated քէ՛փսիուլէյթ, քէ՛փսիուլէյթէտ ած. Փակեալ իբրև 'ի տապանակի կամ 'ի ամփի, թաղանդամաշկեայ:

Cáptain քէ՛փթին գ. Հրամանատար, առաջնորդ, պետ, գլուխ, ռամիկան. զօրավար, զօրապետ, զօրագլուխ. նաւապետ:

Captain general, ամարապետ զօրաց:

Cáptainry քէ՛փթինրի գ. Հրամանատարութիւն, առաջնորդութիւն, վերակացութիւն, ռամիկանութիւն, կառավարութիւն, գլխաւորութիւն:

Cáptainship քէ՛փթինշիփ գ. Հրամանատարութիւն, առաջնորդութիւն, ռամիկանութիւն, կառավարութիւն, իշխանութիւն. զօրավարութիւն. նաւապետութի:

Captátion քէփթէ՛յշըն գ. Որսալն զսիրտ, ջանք ընդ միտ մտանելոյ այլոց, մարդահաճութիւն:

Cáption քէ՛փշըն գ. Ըմբռնումն, կալանաւորութիւն:

Cáptious քէ՛փշըս ած. Պատիր, խաբեբայ, պատրողական, սատապատիր, խմաստակ, խմաստակական, պատճառող:

Cáptiously քէ՛փշըսլի մ. Պատիր բանիւք, պատրողական փաստիւք, խմաստակութբ, մտափ խաբէութեամբ:

Cáptiousness քէ՛փշըսնէս գ. Պատճառանք, խաբէութիւն, խմաստակութիւն, հակառակութիւն:

To Cáptivate քէ՛փթիվէյթ բ, ն. Գերել, վարել 'ի գերութիւն. յափշտակել, որսալ, մոգել, յանկուցանել զմիտս. հնազանդեցուցանել, 'ի ներքոյ արկանել, իշխել, ածել:

Captivátion քէփթիվէ՛յշըն գ. Գերութիւն. յափշտակութիւն:

Cáptive քէ՛փթիվ գ. Գերի, գերեալ, կալանաւոր. յափշտակեալ 'ի սէր, կապեալ ընդ:

Cáptive, ած. Գերեալ, յափշտակեալ, կապեալ:

To Cáptive, բ, ն. Գերել, գերի վարել, յափշտակել, ըմբռնել:

Captívity քէփթի՛վիթի գ. Գերութիւն, ըմբռնումն, կալանք, կապանք. սարկութիւն, ծառայութիւն, հնազանդութիւն:

Cáptor քէ՛փթըր գ. Գերեվար, գերիչ, որ ըմբռնէ կամ ունի 'ի կապանս:

Cápture քէ՛փչիուր գ. Որս, յափշտակութիւն, աւար. ըմբռնումն:

Capúched քէփի՛ուշէտ ած. Որ ունի գըլխանոց կամ կնգուղ, վեղարաւոր:

Capuchín քէփիուշի՛ն գ. Վեղարաւոր կրկնոց կամ մեկնոց կանանց:

Car քար գ. Սայլ. կառք պատերազմական կամ յաղթանակի. այլ համաստեղութիւն, արջ մեծ:

Cárabine կամ Cárbine քա՛րպայն գ. Լայնաբերան և կարճ հրացան:

Carabiniér քարպինի՛ր գ. Ձիաւոր որ կրէ լայնաբերան և կարճ հրացան:

Cárack քէ՛րէք գ. Նաւ ինչ Լուսիտանիացւոց:

Cáracole քէ՛րէքօլ գ. Ճախր երիվարի, ճախրանք:

To Cáracole գ. Ճախրել, ճախր առնուլ երիվարաւ:

Cárat կամ Cáract քէ՛րէթ գ. Կերատ (կշիռ չորից գարեհատոց). կշիռ, ծանրութիւն, չափ ընտրութեան դրամոց:

Caraván քէրէվէ՛ն գ. Կարաւան, չու բազմութեան:

Caravánsary քէրէվէ՛նսէրի գ. Պանդոկ կամ իջևան ուղևորաց (յարևելս):

Cáravel կամ Cárvel քէ՛րէվէլ, քա՛րվէլ գ. Տեսակ ինչ բոլորշի նաւու:

Cáraway քէ՛րէուէյ գ. Խոտ ինչ բժշկական:

Carbonádo քարպօնէ՛յտօ գ. Միս 'ի կարկայէ:

To Carbonádo, բ, ն. Յօշել, հատանել 'ի մասունս կամ 'ի պատառս:

Cárbuncle քա՛րպընքլ գ. Կարկեհան. եռանդն կամ պալար ժանտախտի:

Cárbuncled քա՛րպընքլտ ած. Յեռեալ 'ի կարկեհան. ապականեալ պալարաւ, պալարալից:

Carbúncular քարպը՛նքիուլըր ած. Կարմիր իբրև զկարկեհան:

Carbunculátion քարպընքիուլէ՛յշըն գ. Փանդ պտկանց բուսոց յերեսաց տապոյ կամ ցրտոյ:

Cárcanet քա՛րքէնէթ գ. Քայս, մանեակ, քառամանեակ, քօղէք:

Cárcass քա՛րքէս գ. Դի, դէշ, մեռելոտի.

կմախք, ոսկերատի․ նշխար, մնացուած․ աւերակ․ ազգ ինչ հրձիգ ռմբաց։

Cárcelage քա՛րսէլէճ գ․ Վարձ բանտարգելութեան։

Carcinóma քարսինօ՛մէ գ․ Ազգ ինչ քաղցկեղի։

Carcinómatous քարսինօ՛մէթըս ած․ Ճարակեալ 'ի քաղցկեղոյ։

Card քարտ գ․ Թուղթ խաղու, խաղալիկ թուղթ․ հողմացոյց թուղթ նաւորդաց․ երկաթի սանտր ասուագործաց։

To Card, բ, ն․ Գզել կամ սանտրել զասուխ։

To Card, բ, չ․ Խաղալ, պարապիլ խաղու։

Cárdamom քա՛րտէմըմ գ․ Ճուշմիր (սերմն ինչ բժշկական)։

Cárder քա՛րտըր գ․ Որ գզէ զասուխ․ խաղացէր։

Cardíacal կամ Cárdiack քարտա՛յէքէլ, քա՛րտիէք ած․ Զօրացուցիչ սրտի (դեղ)։

Cárdialgy քա՛րտիէլճի գ․ Սրտացաւութի, խօթութիւն ստամոքաց։

Cárdinal քա՛րտինէլ ած․ Գլխաւոր, երեւելի։

Cárdinal, գ․ Կարդինալ։

Cárdinalate կամ Cárdinalship քա՛րտինէլէյթ, քա՛րտինէլշիփ գ․ Կարդինալութիւն։

Cárdmatch քա՛րտմէչ գ․ Թղթեայ լուցկեք։

Care քէյր գ․ Խնամ, հոգ, փոյթ․ հոգածութիւն, տատամնութիւն, տառապանք․ զգուշութիւն, պահպանութիւն։ To have a care կամ to take care, խնամ ունել, հոգալ․ փոյթ յանձին ունել, ջանալ․ զգոյշ լինել, զգուշանալ, պատկառ կալ․ խնամել, նախախնամել, պահպանել։

To Care, բ, ն․ Հոգալ, փոյթ յանձին ունել․ զգուշանալ, պատկառ կալ․ յարգել, ունել 'ի համարի։

Cárecrazed քէ՛յրքրէյզտ ած․ Բազմահոգ, լի հոգովք կամ տառապանօք, տառապեալ, նեղեալ 'ի հոգոց։

To Caréen քէրի՛ն բ, ն․ Կողմնեցուցանել զնաւն առ 'ի նորոգել։

Caréer քէրի՛ր գ․ Ասպարէզ, կրկէս, ձիընթացք․ ընթացք, վազք, արշաւանք․ ընթացք, գնացք։

To Caréer, բ, չ․ Ընթանալ, վազել։

Cáreful քէ՛յրֆուլ ած․ Փոյթ, փութաջան, խնամոտ, նախահոգակ․ արթուն, զգաստ, զգուշաւոր․ հոգած, վշտագին, տառապագին, լի տառապանօք։

Cárefully քէ՛յրֆուլլի մ․ Խնամով, փութաջան, փութոյ անդութեամբ․ զգուշութեամբ, արթնութեամբ։

Cárefulness քէ՛յրֆուլնէս գ․ Փոյթ, խնամ, հոգ, զգուշութիւն, արթնութիւն։

Cáreless քէ՛յրլէս ած․ Անհոգ, անփոյթ, հեղգ, զանցառու․ խաղաղ, անդորր, անխռով, անզբօս․ անմիտ, անխորհուրդ․ անվրդով, աներկիւղ։

Cárelessly քէ՛յրլէսլի մ․ Անհոգութեամբ, պղերգութեամբ, զանցառութեամբ, յանհոգս, յանդորրու։

Cárelessness քէ՛յրլէսնէս գ․ Անհոգութիւն, պղերգութիւն, զանցառութիւն, անփութութիւն։

To Caréss քէրէ՛ս բ, ն․ Գգուել, փայփայել։

Caréss, գ․ Գգուանք, փայփայանք, սէր խանդակաթ։

Cáret քէ՛յրէթ գ․ Նշան (^) կոչման բանի գրելոյ 'ի վերայ տողին։

Cárgason քա՛րկէզըն գ․ Տես Cargo.

Cárgo քա՛րկօ գ․ Բեռն նաւու, վաճառք բարձեալ 'ի նաւն։

Cáricous tumour քէ՛րիքըս թիու՛մըր գ․ Ելունդն կամ պալար ինչ։

Cáries քէ՛րիիզ գ․ Փտութիւն կամ ցեց ոսկերաց։

Cariósity քէրիօ՛սիթի գ․ Փտութիւն ոսկերաց։

Cárious քէ՛րիըս ած․ Փտեալ, ցեցակեր։

Cark քարք գ․ Հոգ, խնամ, փոյթ անձուկ։

To Cark, բ, չ․ Հոգալ, տառապիլ, փոյթ կամ անձուկ ունել։

Carle քարլ գ․ Գծուծ, գեղջուկ, բիրտ, ամարդի, վայրենաբարոյ։

Cárline thistle քա՛րլայն թհիսըլ գ․ Խոտ ինչ։

Cárlings քա՛րլինկզ գ․ Փայտ նաւուն՝ յորոյ վերայ հաստատի կայմն։

Cárman քա՛րմէն գ․ Սայլորդ։

Cármelite քա՛րմըլայթ գ․ Տեսակ ինչ տանձի։

Carmínative քարմի՛նէթիվ ած․ Փքահան, փքալոյծ (դեղ)։

Cármine քա՛րմայն գ․ Որդան կարմիր, գեղեցիկ գոյն կարմիր։

Cárnage քա՛րնիճ գ․ Կոտորած, հարուած, սպանդ։

Cárnal քա՛րնէլ ած․ Մարմնական, զգայական, ցանկական, տռփանաց, վաւաշ, պիղծ, բղջախոհ։

Carnálity քարնէ՛լիթի գ․ Ցանկութիւն մարմնոյ կամ մարմնական, բղջախոհութի, տռփանք։

Cárnally քա՛րնէլլի մ․ Մարմնապէս, ըստ մարմնոյ։

Cárnalness քա՛րնէլնէս գ․ Տես Carnality.

Carnátion քարնէ՛յշըն գ. Ծաղկաքրամ. գոյն մարմնոյ:

Carnélion քարնի՛լիըն գ. Ակն ինչ պատուական:

Cárneous քա՛րնիըս ած. Մսեղէն:

To Cárnify քա՛րնիֆայ բ, չ. Փոխարկիլ կամ աճիլ 'ի միս, առանալ մարմին:

Cárnival քա՛րնիվըլ գ. Բարեկենդան, աւուրք բարեկենդանութեան:

Carnívorous քարնի՛վըրըս ած. Մսակեր, գիշակեր, գիշախանձ:

Carnósity քարնօ՛սիթի գ. Խոյլ, մսեղէն գոյացութիւն աճեցեալ 'ի մարմնի:

Cárnous քա՛րնըս ած. Մսեղէն:

Cárob քէ՛յրօպ գ. Եղջերենի. եղջիւր (պտուղ):

Caróche քէրօ՛շ գ. Կառք ինչ:

Cárol քէ՛րըլ գ. Պարերգութիւն, երգ ցնծութեան. փառաբանութիւն:

To Cárol, բ, չ. Պարերգել, երգել ցնծութեամբ:

To Cárol, բ, ն. Երգաբանել, գովել, հռչակել:

Cárotid քէ՛րօթիտ ած. Անուն երկուց շնչերակաց:

Caróusal քէրա՛ուզըլ գ. Հանդէս ուրախութեան, գինեբբուք. կառարշաւ:

To Caróuse քէրա՛ուզ բ, չ. Մտանել ընդ գինի, շուայտիլ, արբենալ:

To Caróuse, բ, ն. Ըմպել գինի յոյժ:

Caróuse, գ. Գինըմպութիւն, գինեբբուք, արբեցութիւն, գինի սաստիկ:

Caróuser քէրա՛ուզըր գ. Արբշիռ, արբեցող, գինեճան:

Carp քարփ գ. Ձուկն ինչ գետոյ:

To Carp, բ, չ. Ստգտանել, պարսաւել, պախարակել, չարախօսել:

Cárpenter քա՛րփէնթըր գ. Հիւսն, տատաղձագործ. նաւաշէն, նաւակառոյց:

Cárpentry քա՛րփէնթրի գ. Հիւսնութիւն, տատաղձագործութիւն. նաւաշինութիւն:

Cárper քա՛րփըր գ. Պարսաւագէտ, ստգըտանող, դառն դատաւոր, չարախօս, դատախազ:

Cárpet քա՛րփէթ գ. Գորգ, օթոց, պաստառակալ. ծաղկազարդ մարգագետին. փափկութիւն, գրգանք, զեղխութիւն: To be on the carpet, լինել առ ձեռն պատրաստ:

To Cárpet, բ, ն. Ափռել զօթոցս, զարդարել պաստառակալօք:

Cárping քա՛րփինկ ած. Պատիր, խորամանկ. դառն դատախազ, պարսաւագէտ, ստգտանող, մեղադիր:

Cárpingly քա՛րփինկլի մ. Պատիր բանիւք, խորամանկութբ. պարսաւանօք, ստգտանօք, մեղադիր լինելով:

Cárpus քա՛րփըս գ. Դաստակ ձեռաց (ըստ անդամազննաց):

Cárriage քէ՛րրիճ գ. Բեռնաբարձութի, բեռնակրութիւն. տանումն, բերումն, ձըգումն. յաղթութիւն, ստացումն, ստացուած. սայլ, կառք. յենարան կամ սայլակ թնդանօթի. ընթացք կենաց, կենցաղ, քաղաքավարութիւն. գործ պաշտաման, պաշտօն, կրթութիւն, գործածութիւն. գործադրութիւն, աւարառումն:

Cárrier քէ՛րրիըր գ. Բեռնակիր, բեռնաբարձ վաճառաց, տանող, բերող. պատգամաւոր, թղթատար, թղթաբեր. պատգամաբեր աղաւնի:

Cárrion քէ՛րրիըն գ. Դեշ, դի, մեռելոտի. կին անպիտան և արհամարհ. միս մեռելոտւոյ կամ ապականեալ:

Cárrion, ած. Մեռելոտւոյ. գիշակեր:

Cárrot քէ՛րրըթ գ. Ստեպղին, գազար:

Cárrotiness քէ՛րրըթինէս գ. Կարմրութի հերաց:

Cárroty քէ՛րրըթի ած. Կարմիր. կարմրահեր:

To Cárry քէ՛րրի բ, ն. Տանիլ, ածել, բերել, ձգել. կրել, ունել. առեալ տանիլ. վարել, 'ի կիր արկանել, առնել, 'ի գործ վարել. յաղթել, ստանալ, ախրել. առաջնորդել. յառաջ վարել, յառաջադէմ ընծայել. սախալել, մղել. ընծայել, ցուցանել. 'ի մէջ բերել: To carry up, տանիլ 'ի վեր, վերաբերել, ամբառնալ, բարձրացուցանել: To carry down, վայրաբերել, իջուցանել: To carry in, ածել, բերել, մուծանել 'ի ներքս: To carry off, առեալ տանիլ, տանիլ 'ի բաց, մերժել, փարատել. սպանանել, բառնալ 'ի կենաց: To carry over, տանիլ յայնկոյս, փոխել, անցուցանել: To carry to and fro, տարուբերել յածեցուցանել, շրջեցուցանել: To carry on, յառաջ տանիլ կամ ձգել, յառաջադէմ ընծայել. յառաջադէմ լինել, հանապազորդել, անդադար լինել: To carry through անցուցանել ընդ, ձեռնտու կամ օգնական լինել 'ի գնալս: To carry one's self well, բարւոք կեալ, քաջառողջ անցուցանել կամ վարել զկեանս. վարիլ, ունել զանձն: To carry away, տանիլ ընդ իւր, առեալ տանիլ, յափշտակել:

Cárry-tale քէ՛րրի-թէյլ գ. Մատն և դուշակ, քսու, բանբեր:

Cart քարթ գ. Սայլ, կառք:

To Cart, բ, ն. Բառնալ զոք 'ի վերայ սայլի առ 'ի նշաւակել:

To Cart, բ, չ. Բառնալ 'ի սայլ, տանիլ 'ի վերայ սայլի, վարել զսայլ:

Cart-horse քարթ-հօրս գ. Ձի սայլաձիգ, գրաստ բեռնաբարձ ընդ սայլիւ:

Cart-jade քարթ-ճէյտ գ. Գրաստ անպիտան, ձի սայլաձիգ:

Cart-load քարթ-լօտ գ. Բեռն բարձեալ կամ բառնալի 'ի վերայ սայլի:

Cart-way քարթ-ուէյ գ. Ճանապարհ սայլի, ճանապարհ ընդ որ հնար է անցանել սայլի:

Carte-blanche քարթ-պլէնչ գ. Թուղթ սպիտակ բաւական 'ի պէտս գրելոյ:

Cártel քա՛րթէլ գ. Թուղթ կամ գիր դաշանց:

Cárter քա՛րթըր գ. Սայլորդ, կառավար:

Cártilage քա՛րթիլէճ գ. Աճառ, գեղձ:

Cartilagíneous կամ Cartiláginous քարթիլէճի՛նիըս, քարթիլէ՛ճինըս ած. Աճառեայ, աճառուտ:

Cartóon քարթո՛ւն գ. Նկար 'ի վերայ ըստուարաթղթոյ:

Cartóuch քարթո՛ւչ գ. Փամփուշտ թնդանօթից. մախաղ փամփշտի թնդանօթի:

Cártrage կամ Cártridge քա՛րթրէճ գ. Փամփուշտ հրացանից:

Cártrut քա՛րթրըթ գ. Հետք անուոյ սայլից:

Cártulary քա՛րչիուլէրի գ. Տուն նամականաց, դիւան:

Cártwright քա՛րթրայթ գ. Սայլաշէն կամ սայլագործ:

To Carve քարվ բ, ն. Դրօշել, քանդակել, փորագրել. հատանել կամ յօշել զմիս 'ի սեղանի. ընարել ըստ հաճոյս, ունել ըստ կամի. հատանել:

To Carve, բ, չ. Քանդակագործել. բաշխել զկերակուր 'ի սեղանի:

Cárver քա՛րվըր գ. Քանդակագործ. որ հատանէ զմիս 'ի սեղանի. որ ընարէ ըստ հաճոյս, որ բաշխէ ըստ կամի:

Cárving քա՛րվին գ. Քանդակագործութիւն, քանդակ, արձան, պատկեր, դրօշուած:

Carúncle քէրը՛նքլ գ. Մսիկ կամ ուռոյց մսեղէն 'ի մարմնի:

Caryátes կամ Caryátides քէրիէ՛յթըզ, քէրիէ՛թիտըզ գ. Ըստ ճարտարապետաց՝ շարք սեանց 'ի պատկեր կնոջ, որք բառնայցեն զշինուածս:

Cascáde քէսքէ՛յտ գ. Կարկաջասահանք, սահանք, հոսանք ջուրց:

Case քէյս գ. Պատեան, պահարան, դարան, աման, տուփ, արկղ, տապանակ. արտաքին տեսիլ շինուածոց. անկարգ կամ դատարկ շինուած:

Case-knife քէյս-նայֆ գ. Դանակ մեծ 'ի պէտս խոհակերոցի:

Case-shot քէյս-շըթ գ. Ռումբք հրձիգ, գնդակք և կտորք երկաթոյ 'ի պէտս թնդանօթից:

Case, գ. Դէպք, դիպուած, անցք, պատահումն. աւիթ, պարագայ, վիճակ, պայման, հանգամանք, խնդիր, դաս. հոլով (ըստ քերականաց): In case, ապա եթէ, այլազգ, եղեալ թէ, եթէ դէպ լիցի:

To Case, բ, ն. Փակել յարկեղ, դնել 'ի տապանակի կամ 'ի պահարանի, պահարանել, ծածկել, թագուցանել, փակել. պատել, գրուագել. հանել զկեղև կամ ըզպատեան, մորթեզերծ առնել:

To Case, բ, չ. Ի խնդիր անկանիլ, պատճառել, հնարել, նենգել:

To Caseharden քէյսհա՛րտըն բ, ն. Կարծրացուցանել արտաքուստ, պնդացուցանել զմորթն կամ զկաշին:

Cásemate քէ՛յսմէյթ գ. Շինուած կամարաձև 'ի պաշտպանութիւն մարտկոցաց:

Cásement քէ՛յսմէնթ գ. Պատուհան:

Cáseous քէ՛շիըս ած. Պանրային:

Cásern քէ՛զըրն գ. Զինուորանոց:

Cáseworm քէ՛յսուըրմ գ. Որդն ինչ:

Cash քէշ գ. Դրամ առ ձեռն պատրաստ, արկղ դրամոց:

Cásh-keeper քէ՛շ-քիփըր գ. Արկղապետ, գանձապետ, դրամապետ:

Cáshewnut քէ՛շու-նըթ գ. Տեսակ ինչ ընկուզենւոյ:

Cashiér քէշի՛ր գ. Դրամապետ, գանձապետ:

To Cashiér, բ, ն. Ի բաց հանել, արձակել, զրկել յիշխանութենէ, բառնալ:

Cask քէսք գ. Տակառ, տակառակ:

Cask կամ Casque քէսք գ. Գլխանոց, սաղաւարտ:

Cásket քէ՛սքէթ գ. Արկղիկ, գզրոց, տապանակ, տուփ:

To Cásket, բ, ն. Դնել 'ի գզրոցի կամ 'ի տապանակի:

Cassamunáir քէսսըմընէ՛յր գ. Խոտ ինչ բժշկական:

To Cássate քէ՛սսէյթ բ, ն. Բառնալ, ջնջել, ջրել, խափանել:

Cassátion քէսսէ՛շըն գ. Բարձումն, ջնջումն, խափանումն, ջրումն:

Cássavi կամ Cássada քէ՛սսէվի, քէ՛սսէտէ գ. Տունկ ինչ Ամերիկոյ:

Cássia քէ՛շշիէ գ. Կասիա:

Cássidony կամ Stickádore քէ՛սսիտօնի, ըսթիքէտօ՛ր գ. Եղնախոտ:

Cássiowary քէ՛շշիօուէրի գ. Հաւ ինչ մեծ և գիշակեր:

Cássock քէ՛սըք գ. Պճղնաւոր:

Cássweed գ. Խոտ ինչ. (հովուի մախաղ):

To Cast քաստ կամ քէսթ բ, ն. Արկանել, ընկենուլ, ձգել, արձակել. բեւեռ...

ցանել, տալ պտուղ. անկանիլ. բուրել, արձակել զհոտ. կանգնել, ամբառնալ. մերժել յերեսաց, դատապարտել. յաղթել 'ի դատաստանի, յաղթող լինել. Նանրացուցանել, 'ի զերև հանել. Թողուլ, լքանել. Թափել, հանել, մերկանալ, փոխել (զփետուրս). վճռել, անցուցանել. իջուցանել 'ի վայր, ծանրացուցանել, տառաւելուլ. հաշուել, Թուել, համարել, 'ի հաշիւ կամ 'ի համար արկանել. ձևացուցանել, կերպարանել. դատաստան առնել, քննել, հետազօտել. հաստատել, ուղղել. արձակել (զաչս), ակնարկել. ձուլել, արկանել 'ի կաղապարն. ցոլացուցանել, ճառագայթել. ապաստան լինել, ապաւինիլ. արկանել 'ի վերայ, մեղ դնել. ստգտանել: To cast aside, 'ի բաց Թողուլ, լքանել, զանց առնել: To cast away, Նաւաբեկ առնել, խորտակել. Թողուլ, լքանել, ձգել 'ի բաց. վատնել, եղծանել: To cast by, լքանել, Թողուլ 'ի բաց, զանց առնել, մերժել: To cast down, լքուցանել, վհատեցուցանել, սրտաբեկ առնել, ճնշել, Նկուն առնել: To cast off, ընկենուլ, Թողուլ, 'ի բաց արձակել, հանել 'ի բաց. հրաժարիլ, 'ի բաց կալ, լքանել, Թեթևացուցանել. Թողուլ զկնի, անցանել, զերծանիլ: To cast forth, արձակել, բուսուցանել, շառաւիղել. ընկենուլ, արկանել, ընկեցիկ առնել. արտաշնչել, հանել գոլորշի, շողս արձակել. վիժակս ընկենուլ, գիւԹել: To cast out, ընկենուլ 'ի բաց, մերժել, արտաքսել, վարել, հալածել. հանել 'ի բերանոյ, բարբառել: To cast up, հաշուել, համարել, 'ի հաշիւ կամ 'ի համար արկանել, Թուել. փսխել: To cast upon, դնել կամ արկանել 'ի վերայ:

To Cast, բ, չ. Ջանալ, հնարս հնարել, անկանիլ 'ի հոգս զմտաւ ածել. ձուլիլ, ձևանալ. եղծանիլ, կորուսանել զձև, անշքանալ:

Cast, գ. Ընկեցումն, արձակումն. հարուած. ակնարկումն, հայեցուած աչաց. ձուլումն. կաղապար, օրինակ. քուէարկուԹիւն, քուէայք, վիճակընկեցուԹիւն, վիճակ. գոյն, երանգ. տեսիլ, կերպարան, երևոյԹ. ձև, եղանակ, ոճ. յարձակումն բազէից յորս: A stone's cast, քարընկեց մի:

Cástanet քէ՛սթէնէթ գ. Բամբիւն:

Cástaway քէ՛սթէուէյ գ. Խոտան ոք, անարգեալ կամ Թողեալ յԱստուծոյ:

Cástaway, ած. Ընկեցիկ, խոտան, անպիտան, անարգ, անօգուտ:

Cástellain քէ՛սթըլլէյն գ. Պահնակ ամրոցին, բերդակալ:

Cástellany քէ՛սթէլլէնի գ. Ոստիկանութիւն ամրոցին, բերդակալութիւն:

Cástellated քէ՛սթէլլէթէտ ած. Փակեալ կամ ամրացեալ 'ի շինուածի անդ:

Cáster քէ՛սթըր գ. Ընկեցող, որ արկանէ կամ արձակէ. համարակալ, որ 'ի Թիւ արկանէ. վիճակընկեց:

To Cástigate քէ՛սթիկէյթ բ, ն. Պատժել, խրատել, ուղղել:

Castigátion քէսթիկէ՛յշըն գ. Պատիժ, խրատ, ուղղութիւն. ճգնութիւն, ապաշխարութիւն, ճնշումն. դեղ, դարման:

Cástigatory քէ՛սթիկէթըրի ած. Պատժողական, խրատական, ուղղութեան:

Cásting-net քէ՛սթին-նէթ գ. Ուռկան, ցանց:

Cástle քէ՛սըլ գ. Ամրոց, դղեակ, բերդ: Castles in the air, ամրոցք կառուցեալք յօդս, սնոտի խորհուրդք:

Cástle-soap քէ՛սըլ-սօփ գ. Օճառ ինչ:

Cástled քէ՛սըլտ ած. Զարդարեալ ամրոցօք կամ դղեկօք, բերդաւոր:

Cástling քէ՛սթլին գ. Վիժած, անցուցեալ:

Cástor քէ՛սթըր գ. Բէշկ մշկոյ, կուղբ:

Cástor and Póllux քէ՛սթըր էնտ փօ՛լլըքս գ. Կաստոր և Պողլուքս (լոյս երևեալ 'ի ծայրս կայմից):

Castóreum քէսթօ՛րիըմ գ. Դեղ ինչ գործեալ յամորձեաց կղբու:

Castrametátion քէսթրէմիթէ՛յշըն գ. Բանակումն, արհեստ բանակեցուցանելոյ ըզզօրս:

To Cástrate քէ՛սթրէյթ բ, ն. Ներքինացուցանել, մալել, Թաղամաւորել. հատանել կամ բառնալ 'ի գրոց զխենէշ կամ ըզզազիր բանսն:

Castrátion քէսթրէ՛յշըն գ. Ներքինացուցումն, Թաղամաւորութիւն:

Cásteril կամ Cástrel քէ՛սթրիլ գ. Տեսակ ինչ անպիտան բազէից:

Castrénsian քէսթրէ՛նշիէն ած. Բանակի:

Cásual քէ՛ժիուէլ ած. Դիպուածական, դիպուածոյ, պատահական, անստոյգ:

Cásually քէ՛ժիուէլլի մ. Ըստ դիպաց իմն, ըստ պատահման, յանկարծ:

Cásualness քէ՛ժիուէլնէս գ. Դիպուածականութիւն, պատահականութիւն:

Cásualty քէ՛ժիուէլթի գ. Դիպուած, պատահումն. պատահար, փորձանք:

Cásuist քէ՛ժիուիսթ գ. Դիպուածաբան, հմուտ 'ի դատ դիպուածոց խղճի մտաց:

Casuístical քէժիուի՛սթիքէլ ած. Դիպուածաբանական:

Cásuistry քէ՛ժիուիսթրի գ. Դիպուածաբանական գիտութիւն:

Cat +ա̈էտ կամ +էտ գ. Կատու:

Cat, գ. Տեսակ ինչ նաւու:

Cat-in-the-pan +էտ-ին-դհի-ֆէն գ. Որ ա-ռնէ ինչ իբրև 'ի բերանոյ այլոյ կամ յայլմէ լուեալ:

Cat-o'-nine-tails +էտ-է-նայն-տէյլզ գ. Խարազան կամ ձաղկիչ պատժաւորաց:

Catachrésis +էտէ+րի̈սիս գ. Պիտակութիւն (ըստ ճարտասանից):

Catachréstical +էտէ+րէստի+էլ ած. Պիտակական, պիտակ:

Cátaclysm +է̈տէ+լիզմ գ. Ջրհեղեղ:

Cátacombs +է̈տէ+օմզ գ. Ստորերկրեայ գամբարանք:

Catagmátick +էտէկմէ̈տի+ ած. Պնդացուցիչ մասանց:

Catalépsis +էտէլէ̈փսիս գ. Ուշաբարձութիւն (ըստ բժշկաց):

Cátalogue +է̈տէլօկ գ. Ցուցակ, ցանկ, կարգ, դասակարգութիւն, թիւ:

Catamóuntain +էտէմօ́ունթին գ. Վայրի կատու:

Cátaphract +է̈տէֆրէ+տ գ. Հեծեալ սպառազէն: [համ:

Cátaplasm +է̈տէփլէզմ գ. Սպեղանի, մըլ-

Cátapult +է̈տէփըլտ գ. Բաբան, ումբաձիգ գործի:

Cátaract +է̈տէրէ+տ գ. Կարկաջասահանք, սահանք ջուրց:

Cátaract, գ. Լուսն, պատրուակ կամ առագաստ աչաց, ստուերած:

Catárrh +էտա̈ր գ. Հարբուխ:

Catárral կամ Catárrhous +էտա̈րէլ, +էտա̈րըս ած. Հարբխային, պատճառեալ 'ի հարբխէ:

Catástrophe +էտէ̈ստրօֆի գ. Յեղափոխութիւն. ելք աղէտալի, կատարած ողբալի:

Cátcal +է̈տ+օլ գ. Գործի սուլելոյ ('ի թատերս):

Catch +էչ գ. Ըմբռնումն, որս, յափըշտակութիւն, դարան, թակարդ, որոգայթ. ըմբռնումն, հասանելն 'ի վերայ. առումն ձայնի, փոփոխ երգ. օգուտ, շահ. միջոց ժամանակի. վարակումն, առգրումն. հաբեանցի ծանօթութիւն. ճանկ, կարթ. նուաւակ ինչ երաժշտութեան. փականակ կամ աղխ դրան:

To Catch բ, ն. Ըմբռնել, ունել. առնուլ (օդ), ձնձել. որսալ. ունել յանկարծ. թակարդել, ըմբռնել 'ի ծուղակս. բորբոքիլ, վառիլ յանկարծակի. ըմբռնել կամ պատատել. առնուլ կամ որսալ ('ի բերանոյ). յափշտակել, զմայլեցուցանել. ձգել առ ինքն. ըմբռնիլ ստրափոխիկ ախտիւ. 'ի վերայ հասանել. մագլել:

To Catch, բ, չ. Ճարակիլ, ծաւալիլ, լինել ստրափոխիկ կամ փոխադրական, վարակել, առգրել:

Cátcher +է̈չըր գ. Որ ըմբռնէ կամ որսայ, որսորդ. ծուղակ, թակարդ. որոգայթ:

Cátchfly +է̈չֆլայ գ. Խոտ ինչ. (ճանճորս):

Cátchpoll +է̈չփօլ գ. Կալանաւորակալ, նուիրակ կամ սպասաւոր դատաւորին:

Cátchword +է̈չ-ուըրտ գ. Բառ 'ի ներքոյ էջի թղթոյն՝ որով սկսանի յետագայ էջն, կոչումն բառի:

Catechétical +էտի+է̈տի+էլ ած. Վարդապետական, որ լինի հարցմամբ և պատասխանեօք:

Catechétically +էտի+է̈տի+էլլի մ. Վարդապետօրէն:

To Cátechise +է̈տի+այզ բ, ն. Վարդապետել, ուսուցանել հանդերձ հարցմամբ. հարցանել, խնդրել, խնդիր առնել, քննել, հետազօտել:

Cátechiser +է̈տի+այզըր գ. Որ վարդապետէ կամ ուսուցանէ հարցանելով, ուսուցիչ:

Cátechism +է̈տի+իզմ գ. Վարդապետութիւն հաւատոյ կամ կրօնի, ուսումն քրիստոնէութեան, քրիստոնէական վարդապետութիւն:

Cátechist +է̈տի+իստ գ. Ուսուցիչ քրիստոնէական վարդապետութեան:

Catechúmen +էտի+իու́մէն գ. Երեխայ, նորահաւատ:

Catechuménical +էտի+իումէ̈նի+էլ ած. Երեխայից, երեխայութեան:

Categórical +էտիկօ́րի+էլ ած. Ստորոգական, բացարձակ, դրական:

Categórically +էտիկօ́րի+էլլի մ. Ստորոգապէս, ուղղակի, հաւաստեաւ, տիրապէս:

Cátegory +է̈տիկօրի գ. Ստորոգութիւն, կարգ գաղափարաց մտաց:

Catenárian +էտինէ̈րիէն ած. Շղթայաձև, շղթայագիծ:

To Cátenate +է̈տինէյտ բ, ն. Կապել կամ արկանել 'ի շղթայս:

Catenátion +էտինէ̈յշըն գ. Կապումն շղթայիւք, կապակցութիւն, յօդ, միաւորութիւն:

To Cáter +է̈յտըր բ, չ. Գնել կերակուրս, հոգալ զպէտս սեղանոյ:

Cáter, գ. Որ պատրաստէ զկերակուրս, մատակարար:

Cáter, գ. Չորս կամ քառեակ թիւ 'ի թուղթս խաղու և 'ի քուեայս:

Cáter-cousin +է̈յտըր-+ըզըն գ. Հօրեղ-

բօրորդի 'ի չորրորդ աստիճանի, հետեւոր ազգական (սակ ընդ կատակս)։

Cáterer +քէյթըրըր գ. Հայթայթօղ տան, չանմարանապետ, մատակարար, տածօղապետ։

Cáteress +քէյթրէս գ. Կին մատակարար կամ մատակարար։

Cáterpillar +քէթըրփիլլըր գ. Թրթուր։

Cáterpillar, գ. Խոտ թրթրանման։

To Caterwául +քէթըրուօլ բ, չ. Նուալ, մլաւել (կատուի). Ճչել, վայել, անախորժ ձայն արձակել։

Cates +քէյթս գ. (անեղական). Կերակուր, ճաշ, խաչք, համադամք։

Cátfish +քէթֆիշ գ. Կատուաձուկն։

Cátharpings +քէթհարփինկզ գ. Պարանք կամ չուանք նաւու։

Cathártical կամ Cathártick +քէթհարթիքէլ, +քէթհարթիք ած. Լուծիչ (դեղ)։

Cathárticalness +քէթհարթիքէլնէս գ. Մաքրողականութիւն։

Cáthead +քէթհէտ գ. Հանք ինչ. փայտ ինչ նաւու։

Cathédral +քէթհիտրէլ ած. Եպիսկոպոսանիստ, բեմական. հին, հինաւուրց, յարգոյ, մեծարու։

Cathédral, գ. Եպիսկոպոսանիստ կամ ժողովրդապետական եկեղեցի։

Cátherine-pear +քէթհըրին-փէյր գ. Տեսակ ինչ տանձի։

Cátheter +քէթհիթըր գ. Գործի ինչ վիրաբուժից։

Cátholes +քէթհօլզ գ. Կրկին ծակք 'ի նաւի 'ի ձգել զխարիսխն։

Cathólicism +քէթհօլիսիզմ գ. Կաթողիկէ հաւատ կամ դաւանութիւն։

Cátholick +քէթհօլիք ած. Կաթողիկէ, ընդհանրական. ուղղափառ։

Cathólicon +քէթհօլիքօն գ. Դեղ համրական։

Cátkins +քէթքինզ գ. Դեռաբոյս ծաղիկք կախեալ զծառոց։

Cátling +քէթլին գ. Դանակ ինչ վիրահատաց. լար նուագարանի։

Cátmint +քէթմինթ գ. Կատուախոտ։

Catóptrical +քէթօփթրիքէլ ած. Հայելաբանական։

Catóptricks +քէթօփթրիքս գ. Հայելաբանութիւն։

Cátpipe +քէթփայփ գ. Սրինգ, սուլիչ։

Cat's-eye +քէթս-այ գ. Ակն ինչ պատուական. (կատուակն)։

Cat's-foot +քէթս-ֆութ գ. Խոտ ինչ (կատուոտն)։

Cat's-head +քէթս-հէտ գ. Տեսակ ինչ խնձորոյ. (կատուագլուխ)։

Cátsilver +քէթսիլվըր գ. Հանք ինչ. (կատուարծաթ)։

Cat's-tail +քէթս-թէյլ գ. Գոյացութիւն ինչ աճեցեալ 'ի վերայ ընկուզենւոյ. տեսակ ինչ եղեգան. (կատուաձետ)։

Cátsup +քէչըփ գ. Տեսակ ինչ աղածոյ։

Cáttle +քէթըլ գ. Արջառ, անդեայ, հօտ, խաշինք, անասունք։

Cavalcáde +քէվէլքէյտ գ. Հեծելութիւն, չու հեծելոց։

Cavaliér +քէվէլիր գ. Ասպետ. հեծեալ. առոյգ զօրական։

Cavaliér, ած. Ասպետական, ազնուական. զուարթ, աշխոյժ, պատերազմասէր, գոռ, քաջ. գոռոզ, յոխորտ, խրոխտ, սէգ։

Cavalíerly +քէվէլիրլի մ. Ասպետաբար, խրոխտաբար, գոռոզաբար։

Cávalry +քէվէլրի գ. Հեծելազօր, հեծելագունդ, հեծեալք։

To Cávate +քէյվէյթ բ, ն. Փորել, բրել։

Cavázion +քէվէյժըն գ. Գետնափորութիւն, փորումն կամ բրումն գետնոյ։

Cáudle +քօտըլ գ. Ըմպելի ինչ զօրացուցիչ հիւանդաց։

To Cáudle, բ, ն. Յօրինել զըմպելի զօրացուցիչ։

Cave +քէյվ գ. Այր սորերկրեայ, սոր, խոռոչ, նկուղ, փապար, քարանձաւ, փոս, գետնափոր տեղի կամ դարան։

To Cave, բ, չ. Բնակել 'ի փապարս կամ 'ի քարանձաւս։

Cáveat +քէյվիէթ գ. Ազդարարութիւն կամ խրատ զգուշութեան դատաւորի. (ըզգոյշ լինի)։

Cávern +քէվըրն գ. Այր սորերկրեայ, խոռոչ, խորք, գուբ, փոս, այք, անձաւ, փապար, գետնափոր տեղի։

Cáverned +քէվըրնտ ած. Անձաւախիտ, լի քարանձաւօք, բազմախոռոչ, անձաւամուտ, գոգաւոր. որ բնակէ 'ի քարանձաւս։

Cávernous +քէվըրնըս ած. Լի քարանձաւօք։

Cavésson +քէվէսսըն գ. Վարապանակ կամ կարթ արկեալ 'ի քիթս ձիոյ՝ առ 'ի նուաճել զնոսա։

Cauf +քօֆ գ. Տապանակ ծակոտկէն 'ի վերուստ՝ առ 'ի պահել զձկունս կենդանի 'ի ջուր։

Caught +քօթ. Անցեալ ընդունելութիւն to Catch կրաւորական բայի։

Caviáre +քէվիր գ. Աղածոյ ձու ձկան։

To Cávil +քէվիլ բ, չ. Վարել նենգմամբ կամ խնամակութեամբ։

To Cávil, բ, ն. Խաբել մնոտի բանիւք կամ խնամակութեամբ, խորամանկել։

Cávil, գ. Պատրողական ձեռնարկութիւն, խմաստակութիւն:

Cavillátion ՔԷՎԻԼԼԷ՛ՅՇԸՆ գ. Խաբէութիւն, խորամանկութիւն, խմաստակութիւն, խաբէական փաստ:

Cáviller ՔԷ՛ՎԻԼԼԸՐ գ. Խորամանկ հակառակորդ, վիճաբանասէր, խմաստակ:

Cávillingly ՔԷ՛ՎԻԼԼԻՆԿԼԻ մ. Խորամանկութեամբ, պատրողական բանիւք, խմաստակութեամբ:

Cávillous ՔԷ՛ՎԻԼԼԸՍ ած. Նենգաւոր, խաբեբայ, պատիր, պատրողական, խաբէական, խմաստակ, խմաստակական:

Cávin ՔԷ՛ՎԻՆ գ. Փոս, խրամ:

Cávity ՔԷ՛ՎԻԹԻ գ. Խորութիւն, խորք, փոս, խոռոչ:

Cauk ՔՕՔ գ. Թաղկանման քար:

Caul ՔՕԼ գ. Ցանցակերպ քսակ վարսից կամ գդակ կանանց. ցանց փորքին. Թաղանդ աղեաց:

Caulíferous ՔՕԼԻ՛ՖԻՐԸՍ ած. Ցօղունաբեր կամ ծղաբեր (բոյս):

Cáuliflower ՔՕ՛ԼԻՖԼԱՈՒԸՐ գ. Կաղամբ ընդաւոր. (ծաղկակաղամբ):

To Cáuponate ՔՕ՛ՓՕՆԷՅԹ բ, ն. Առնել պանդոկապետութի, ունել պանդոկ կամ կապելլոն, վաճառել գինի և կերակուր, պանդոկապետել:

Caúsable ՔՕ՛ԶԷՊԼ ած. Պատճառելի:

Caúsal ՔՕ՛ԶԷԼ ած. Պատճառական:

Causálity ՔՕԶԷ՛ԼԻԹԻ գ. Պատճառելութիւն, պատճառ:

Caúsally ՔՕ՛ԶԷԼԼԻ մ. Պատճառաբար:

Causátion ՔՕԶԷ՛ՅՇԸՆ գ. Պատճառելութիւն, պատճառ:

Caúsative ՔՕ՛ԶԷԹԻՎ ած. Պատճառական, յայտնիչ պատճառին:

Causátor ՔՕԶԷ՛ՅԹԸՐ գ. Պատճառող, պատճառ, առիթ, սկիզբն:

Cause ՔՕ՛Զ գ. Պատճառ, առիթ, սկիզբն. փաստ, իրաւունք. դատ, դատաստան, վէճ, խնդիր:

To Cause, բ, ն. Պատճառ լինել, պատճառել, առթել, առնել, յառաջ կամ 'ի գոյ ածել, ծնանիլ, բերել, զարթուցանել, շարժել:

Cáuseless ՔՕ՛ԶԼԷՍ ած. Անպատճառ, անսկիզբն, ինքնագոյ. անպատճառ, առանց պատճառի, անհիմն, սուտ, անիրաւ, անարդար:

Cáuselessly ՔՕ՛ԶԼԷՍԼԻ մ. Առանց իրիք պատճառի, յանիրաւի:

Cáuser ՔՕ՛ԶԸՐ գ. Պատճառող, պատճառ, առիթ, արարող:

Cáusey կամ Cáuseway ՔՕ՛ԶԻ, ՔՕ՛ԶՈՒԷՅ գ. Յատակեալ կամ խճարկեալ ճանապարհ:

Cáustical կամ Cáustick ՔՕ՛ՍԹԻՔԷԼ, ՔՕ՛ՍԹԻՔ ած. Կիզողական, այրողական (դեղ):

Cáustick ՔՕ՛ՍԹԻՔ գ. Կիզողական դեղ:

Cáutel ՔՕ՛ԹԷԼ գ. Զգուշութիւն:

Cáutelous ՔՕ՛ԹԻԼԸՍ ած. Զգուշաւոր, խոհական. խորամանկ, ճարտար, հնարիմաց, խորագէտ:

Cáutelously ՔՕ՛ԹԻԼԸՍԼԻ մ. Զգուշութբ. խորամանկութեամբ:

Cauterizátion ՔՕԹԸՐԻԶԷ՛ՅՇԸՆ գ. Խարումն, տապումն:

To Cáuterize ՔՕ՛ԹԸՐԱՅԶ բ, ն. Խարանս արկանել, խարել, տապել:

Cáutery ՔՕ՛ԹԸՐԻ գ. Խարան (հրաշէկ երկաթով կամ կիզողական դեղովք):

Cáution ՔՕ՛ՇԸՆ գ. Զգուշութիւն, զգուշաւորութիւն, խոհեմութի, նախահայեաց տեսութիւն, խորագիտութի. խրատ, ազդարարութիւն, ապահովութիւն, երաշխաւորութիւն:

To Cáution, բ, ն. Զգուշացուցանել, ազդանել, խրատել:

Cáutionary ՔՕ՛ՇԸՆԷՐԻ ած. Տուեալ յերաշխի, 'ի գրաւական կամ 'ի պատանդ:

Cáutious ՔՕ՛ՇԸՍ ած. Զգուշաւոր, արթուն, շրջահայեաց, զգաստ, խոհեմ, խոհական:

Cáutiously ՔՕ՛ՇԸՍԼԻ մ. Զգուշութեամբ, արթնութեամբ, զգաստութեամբ, խոհեմութեամբ:

Cáutiousness ՔՕ՛ՇԸՍՆԷՍ գ. Զգուշութի, արթնութիւն, զգաստութիւն, խոհեմութիւն, զգուշաւորութիւն:

To Caw ՔՕ բ, չ. Արձակել զձայն ագռաւու:

Cáyman ՔԷ՛ՅՄԷՆ գ. Կոկորդիլոս կամ ախտեռն Ամերիկոյ:

To Cease ՍԻՍ բ, չ. Դադարել, կալ, զկայ կամ զանեղի առնուլ, թողուլ, լքանել, 'ի բաց կալ. անկանիլ, պակասիլ. վախճանիլ. հանգչիլ:

To Cease, բ, ն. Դադարեցուցանել, վախճանել, աւարտել:

Cease, գ. Դադարումն, հանգիստ, վախճան, զլջումն, անկումն, բարձումն:

Céaseless ՍԻ՛ՍԼԷՍ ած. Անդադար, անդուլ, անհանգիստ, անվախճան, յարակայ, մշտնջենաւոր, հանապազորդ, յարատեւ, անսպառ:

Cécity ՍԻ՛ՍԻԹԻ գ. Կուրութիւն:

Cecútiency ՍԻՔԻ՛ՈՒՇԻԷՆՍԻ գ. Ճլացութի:

Cédar ՍԻ՛ՏԸՐ գ. Մայր, մայր փայտ, եղեւնափայտ:

Cédrine ՍԻ՛ՏՐԱՅՆ ած. Մայր, 'ի մայրից, եղեւնեայ, եղեւնափայտեայ:

To Ceil ՍԻԼ բ, ն. Դրուագել կամ տախտակամած յօրինել զձեղուն սենեկին:

Céiling «սիլին» գ. Ձեղուն, առաստաղ, կամար:

Célandine «սէլէնտայն» գ. Ծիծեռնախոտ:

Célature «սէլէչիուր» գ. Քանդակագործութիւն, քանդակ:

To Célebrate «սէլիպրէյթ» բ, ն. Հռչակել, գովել, քարոզել, փառաբանել, մեծացուցանել. տօնել, տօնախմբել. կատարել ըղձհանդէս. մատուցանել (պատարագ):

Celebrátion «սէլիպրէշըն» գ. Հանդէս յիշատակի, տօն, տօնախմբութիւն. հանդէս. մատուցումն (պատարագի). հռչակ, համբաւ, պարծանք, ներբող:

Celébrious «սիլիպրիըս» ած. Հռչակաւոր, մեծահռչակ, անուանի, մեծանուն, երևելի, ականաւոր, աշխարհաքարոզ:

Celébriously «սիլիպրիըսլի» մ. Մեծահըռչակ, մեծահանդէս, հռչակաւ:

Celébriousness «սիլիպրիըսնէս» գ. Հռչակաւորութիւն, մեծանունութիւն, հռչակ, համբաւ:

Celébrity «սիլէպրիթի» գ. Հանդէս, տօն, մեծահանդէս կատարումն:

Celériack «սիլէրիէք» գ. Տեսակ մի կարոսի:

Celérity «սիլէրիթի» գ. Արագութիւն, երագութիւն, երագընթացութիւն, ճեպ, փոյթ:

Célery «սէլըրի» գ. Ազգ մի կարոսի:

Celéstial «սիլէսչըլ» ած. Երկնային, երկնաւոր, երկնից. վերին, վերնական. չնաշխարհիկ, գերապանծ:

Celéstial, գ. Երկնաւոր, հրեշտակ, երկնաքաղաքացի, երկնաբնակ:

Celéstially «սիլէսչըլլի» մ. Իբրև երկնային, երկնօրէն:

To Celéstify «սիլէսթիֆայ» բ, ն. Երկնային կամ երկնաւոր առնել:

Céliack «սիլիէք» ած. Որովայնի, միջաց:

Célibacy «սէլիպէսի» գ. Անամուսնութիւն, վիճակ ամուրեաց, անկնութիւն, անկին կեանք:

Célibate «սէլիպէթ» գ. Տես Celibacy.

Cell «սէլ» գ. Խորշ, ծակ, խուց, փապար. բճիճ կամ բջիջ. խուղ, խցիկ, խըրճիթ (միանձանց). ներքին և անձուկ սենեակ 'ի բանտի. հիւղ, տաղաւար, բնակարան անձուկ:

Céllar «սէլլըր» գ. Ստորերկրեայ շտեմարան գինւոյ կամ գինետուն:

Céllarage «սէլլըրէճ» գ. Ներքնատուն, ստորերկրեայ շտեմարանք:

Céllarist «սէլլըրիսթ» գ. Շտեմարանապետ կամ տնտես մենաստանի:

Céllular «սէլլիուլըր» ած. Բաժանեալ 'ի խորշս, բազմախորշ, բազմախուց:

Célsitude «սէլսիթիուտ» գ. Բարձրութիւն:

Cément «սէմէնթ» գ. Շաղախ. կապ, յօդ, շաղկապ:

To Cemént «սիմէնթ» բ, ն. Յօդել, միաւորել, շաղկապել. մածուցանել, կցել:

To Cemént, բ, չ. Յօդիլ, միանալ, յարիլ ընդ միմեանս, կցիլ:

Cementátion «սէմէնթէշըն» գ. Յարումն, յօդաւորութիւն, միաւորութիւն, մածուցումն:

Cémetery «սէմիթէրի» գ. Գերեզմանք, գամբարանք:

Cénatory «սէնէթըրի» ած. Ընթրեաց:

Cenobítical «սէնօպիթիքէլ» ած. Միաբանական, միանձնական, վանական:

Cénotaph «սէնօթէֆ» գ. Դամբարան, տապան:

Cense «սէնս» գ. Հարկ, սակ, հաս, եկամուտ:

To Cense, բ, ն. Խնկարկել, խունկ արկանել կամ մատուցանել, խնկել:

Cénser «սէնսըր» գ. Բուրվառ:

Cénsor «սէնսօր» գ. Համարակալ կամ ուղղիչ. դատն դատիչ կամ դատաւոր այլոց:

Censórian «սէնսօրիէն» ած. Համարակալի կամ ուղղչի, ուղղիչ:

Censórious «սէնսօրիըս» ած. Դատն, խիստ, քննիչ, սաստիկ:

Censóriously «սէնսօրիըսլի» մ. Խստութբ, դատն դատողութեամբ:

Censóriousness «սէնսօրիըսնէս» գ. Խստութիւն, դատն դատողութիւն, ստգտանք, մեղադրութիւն:

Cénsorship «սէնսըրշիփ» գ. Համարակալութիւն:

Cénsurable «սէնշիուրէպլ» ած. Դատողութեան արժանի, մեղադրելի, ստգտանելի:

Cénsurableness «սէնշիուրէպլնէս» գ. Ստգտանելիութիւն, լինելն արժանի ստգտանաց կամ մեղադրութեան:

Cénsure «սէնշիուր» գ. Ստգտանք, պարսաւ, գսրովանք, նախատինք, կշտամբանք, մեղադրութիւն. կարծիք, դատումն. քննութիւն. վճիռ, դատաստան. դատապարտնիք (եկեղեցական):

To Cénsure, բ, ն. Ստգտանել, պարսաւել, գսրովել, պախարակել, մեղադրել. դատապարտել, դատակնքել:

Cénsurer «սէնշիուրըր» գ. Պարսաւագէտ, պարսաւագիր, մեղադիր:

Cent «սէնթ» գ. Հարիւր: Five per cent, հինգ առ հարիւր:

Céntaur «սէնթօր» գ. Ձիացուլ, ձիամարդ. աղեղնաւոր (կենդանակերպ):

Céntaury «սէնթօրի» գ. Բոյս մի:

Céntenary «սէնթինէրի» գ. Հարիւրեակ:

Centésimal «ձնդէսիմէլ» ած. Հարիւրերորդ, հարիւրեկի։

Centifólious «ձնդիֆօ՛լիըս» ած. Հարիւրատերևեան։

Céntipede «ձնդիփիտ» գ. Հարիւրոտնեան (միջատ թունաւոր)։

Cénto «ձնթօ» գ. Կարկատուն բանաստեղծութիւն։

Céntral «ձնդրէլ» ած. Կենդրոնական, կենդրոնեան, միջին, միջական։

Céntrally «ձնդրէլլի» մ. Կենդրոնաբար, ուղղեալ առ կենդրոնն։

Céntre «ձնդըր» գ. Կենդրոն, միջակէտ, միջավայր։

To Céntre, բ, ն. Հաստատել ՚ի կենդրոնի կամ իբր ՚ի վերայ կենդրոնի. հաւաքել ՚ի կենդրոնի կամ ՚ի մի կէտ, հաւաքել ՚ի մի։

To Céntre, բ, չ. Կշիռ կամ ուղիղ կալ ՚ի վերայ. կալ ՚ի կենդրոնի, ունել զկենդրոն կամ զմիջակէտն. հաւաքիլ, ժողովիլ, բովանդակիլ ՚ի մի։

Céntrick «ձնդրիք» ած. Կենդրոնական, հաստատեալ ՚ի կենդրոնի։

Centrífugal «ձնդրիֆիւկէլ» ած. Կենդրոնախոյս, որ հեռանայ ՚ի կենդրոնէ։

Centrípetal «ձնդրիփիդէլ» ած. Կենդրոնաբեր, կենդրոնաձիգ, որ դիմէ կամ ձգի ՚ի կենդրոնն։

Céntry «ձնդրի» գ. Տես Sentry.

Céntuple «ձնդիւփլ» ած. Հարիւրապատիկ։

To Centúplicate «ձնդիւփլիքէյդ» բ, ն. Հարիւրապատկել, հարիւր անգամ կրկնել։

To Centúriate «ձնդիւրիէյդ» բ, ն. Բաժանել ՚ի հարիւրեակս կամ ՚ի դարս։

Centuriátor «ձնդիւրիէ՛յդըր» գ. Որ բաժանէ ՚ի հարիւրեակս կամ ՚ի դարս (զպատմութիւն)։

Centúrion «ձնդիւրիըն» գ. Հարիւրապետ։

Céntury «ձնչիւրի» գ. Հարիւրեակ, հարիւր ամ, միջոց հարիւր ամաց, դար։

Céphalalgy «սֆէլէլճի» գ. Ցաւ գլխոյ, գլխացաւութիւն։

Cephálick «սֆէլիք» ած. Գլխոյ (դեղ), օգտակար գլխոյ։

Cerástes «սըրէսդիզ» գ. Եղջիւրիկ օձ։

Cérate «սիրէդ» գ. Մըհամ, պլեղանի մածուցիկ։

Cérated «սիրէդէդ» ած. Մոմապատ։

To Cere «սիր» բ, ն. Պատել կամ օծանել մոմով։

Cérebel «սէրիպէլ» գ. Յետին մասն ուղ- [ղղին։

Cérecloth «սիրքլօթ» գ. Կտաւ մոմապատ, մոմշոր, մոմաշոր։

Cérement «սիրմընդ» գ. Կտաւ մոմապատ, մոմշոր։

Ceremónial «սէրիմօ՛նիէլ» ած. Ծիսական. խորական, որ պահէ զհին աւանդութիւնս կամ ծէսս։

Ceremónial, գ. Արարողութիւնք, արտաքին պաշտամունք, ծէս. մաշտոց, գիրք արարողութեանց, ծիսարան։

Ceremónialness «սէրիմօ՛նիէլնէս» գ. Ծիսականութիւն։

Ceremónious «սէրիմօ՛նիըս» ած. Արարողական, ծիսական, արտաքին. հանդիսական, մեծահանդէս, շքեղ. մասամբ արտաքին պաշտամանց կամ արարողութեանց. քաղաքավարական, յարգական, պատուասիրական. քաղաքավար, մարդավար։

Ceremóniously «սէրիմօ՛նիըսլի» մ. Քաղաքավարութեամբ, պատուասիրաբար։

Ceremóniousness «սէրիմօ՛նիըսնէս» գ. Ցոյժ մեծարանք կամ պատուասիրութիւն, անչափ քաղաքավարութիւն։

Céremony «սէրիմընի» գ. Արարողութիւնք, ծէս, արտաքին պաշտամունք, հանդէս պաշտամանց. մարդավարական հրահանգք, քաղաքավարութիւն, յարգութիւն, մեծարանք, պատուասիրութիւն. հանդէս, շուք։

Cérote «սիրօդ» գ. Տես Cerate.

Cértain «սէրդին» ած. Ստոյգ, հաւաստի, ճշմարիտ, աներկբայ. եղեալ կամ հաստատեալ ՚ի մտի. անվրէպ, հաստատուն, սահմանեալ. ոմն, ոք, իմն, ինչ։ A certain man told me this, այր ոմն կամ մի ոմն ասաց ինձ զայս։

Cértainly «սէրդինլի» մ. Ստուգիւ, հաւաստեաւ, անշուշտ, անվրէպ, յիրաւի, արդարև, ճշմարտիւ։

Cértainty «սէրդինդի» գ. Ստուգութիւն, աներկբայութիւն, ճշմարտութիւն, հաստատութիւն։

Cértes «սէրդիզ» մ. Ստուգիւ, հաւաստեաւ, յիրաւի, ճշմարտիւ։

Certíficate «սէրդիֆիքէդ» գ. Վկայական, գիր վկայութեան. վկայութիւն։

To Cértify «սէրդիֆայ» բ, ն. Հաւաստի առնել, տալ վկայութիւն, հաւաստել, ստուգել, ճշմարտել։

Certiorári «սէրշիօրէ՛րայ» գ. Գիր ստուգութեան վասն դատի։

Cértitude «սէրդիդիւտ» գ. Ստուգութիւն, հաւաստութիւն, ճշմարտութիւն, աներկբայութիւն։ [փողի։

Cérvical «սէրվիքէլ» ած. Պարանոցի կամ

Cerúlean կամ Cerúleous «սիրիւլիըն», «սիրիւլիըս» ած. Երկնագոյն, կապուտակ։

Cerulífick «սէրիւլիֆիք» ած. Կապուտակագործ։

Cerúmen սիրիւ՛մըն գ. Աղտ ականջայ:

Céruse սի՛րիւս գ. Սպիտակագեղ, սպիտակ:

Cesárian սիզէ՛յրիյըն ած. Կեսարական (հատուածն արգանդի):

Cess սէս գ. Հարկ կամ սակ եդեալ 'ի վերայ ժողովրդեան. հարկահանութիւն. եզր, սահման, աւարտ, գլուխ:

To Cess, ք, ն. Հարկս արկանել:

Cessátion սէսսէ՛յշըն գ. Դադարումն, դուլ, դադար, հանգիստ, պարապումն. աւարտ, վախճան, լռումն, վերջ. դադարումն մարտի առժամանակ մի:

Cessávit սէսսէ՛յվիթ գ. Թուղթ ամբաստանութեան ընդդէմ վարձուորի գեանոյ՝ վասն չհատուցանելոյ զպարտսն:

Cessibílity սէսսիպի՛լիթի գ. Դիւրաւ զիջանիլն, հրաժարումն, զիջումն:

Céssible սէ՛սսիպըլ ած. Զիջող, դիւրանսաց, անհակառակ:

Céssion սէ՛շըն գ. Զիջումն, տալն տեղի. հրաժարումն, հրաժեշտ. տալն 'ի ձեռս, յանձնարարութիւն:

Céssionary սէ՛շընէրի ած. Յանձնարարական, որ յանձն առնէ, որ յանձնէ կամ տայ 'ի ձեռս:

Céssment սէ՛սմէնթ գ. Հարկ, դնելն կամ արկանելն զհարկ:

Céssor սէ՛սսըր գ. Վարձուոր՝ որ դադարէ 'ի հատուցանելոյ զպարտս:

Céstus սէ՛սթըս գ. Գօտի կամ կամար Աստղկան:

Cetáceous սիթէ՛յշըս ած. Կիտոսական, նման կէտ ձկան:

Ch Ի բնիկ անգղիական բառս՝ հնչի չ կամ ճ, զորօրինակ charge չա՛րճ, cheek չի՛ք, child չա՛յլտ, choice չօ՛յս կա՛մ ճօ՛յս, church ճը՛րճ: Իսկ 'ի բառս ածանցեալս 'ի գաղղիական բարբառոյ՝ հնչի շ, զորօրինակ chaise շէյզ, capuchin քէփիւշի՛ն: Եւ 'ի յունական բառս հնչի ք կամ գ, զորօրինակ character քէ՛րէքթըր, chimerical քիմէ՛րիքէլ, cholorick գօ՛լըրիք, chronicle քրօ՛նիքըլ, chymistry քի՛միսթրի:

Chad չէտ գ. Ձուկն ինչ:

Chafe չէյֆ գ. Զայրոյթ, սրտմտութիւն, բարկութիւն, ցասումն, գրգիռ, բորբոք, կատաղութիւն:

To Chafe, ք, ն. Ջեռուցանել շփմամբ, շփել. եռացուցանել. բուրել հոտ անոյշ. գրգռել, զայրացուցանել, շարժել 'ի ցասումն:

To Chafe, ք, չ. Զայրանալ, բորբոքիլ, սրտմտիլ, ցասնուլ, ծանրացասումն լինել, րրգիլ 'ի բարկութիւն:

Cháfer չէ՛յֆըր գ. Տեսակ ինչ բզեզի:

Cháfery չէ՛յֆըրի գ. Դարբնոց ինչ երկաթագործաց:

Cháfe-wax չէ՛յֆ-ուէքս գ. Ջեռուցիչ կընքամոմոյ կամ կնքիչ թղթոց արքունի դիւանապետին:

Chaff չէֆ գ. Պարուտակ կամ յարդ ցորենոյ. չնչին կամ անպիտան ինչ:

To Cháffer չէ՛ֆֆըր ք, չ. Սակ արկանել, գին հատանել, տուրեւառիկ լինել:

To Cháffer, ք, ն. Գնել, գնոյ առնուլ, փոխել, այլայլել:

Cháfferer չէ՛ֆֆըրըր գ. Գնող, սակարկու, վաճառարկու:

Cháffern չէ՛ֆֆըրն գ. Ջեռուցիչ, սան, կաթսայ:

Cháffery չէ՛ֆֆըրի գ. Տուրեւառք, վաճառ, վաճառականութիւն:

Cháffinch չէ՛ֆֆինչ գ. Թռչուն ինչ:

Cháffless չէ՛ֆֆլէս ած. Առանց պարուտակի կամ յարդի:

Cháffweed չէ՛ֆֆուիտ գ. Ականջուկ (խոտ):

Cháffy չէ՛ֆֆի ած. Նման պարուտակի ցորենոյ, յարդանման, փոշեանեալ, թեթեւ:

Cháfingdish չէ՛յֆինկտիշ գ. Ջեռուցիչ անօթ, կրակարան:

Chagrín շէկրի՛ն գ. Վիշտ, դառնութիւն, անձկութիւն, տառապանք, թախծութիւն. զայրոյթ, ցասումն:

To Chágrin, ք, ն. Վշտացուցանել, նեղել, դառնացուցանել, վշտադնել, զայրացուցանել:

Chain չէյն գ. Մանեակ, քարշ, քառամանեակ, անուր, շղթայ, կապանք. շղթայ կամ լար չափոյ. կարգ, շարք, յաջորդութիւն:

To Chain, ք, ն. Դնել կամ արկանել 'ի շղթայս, պնդել 'ի կապանս. գերել, ունել 'ի կապանս. շղթայափակ կամ շղթայակապ ունել. կապել, յօդել, միաւորել, պնդել:

Chaínpump չէ՛յնփըմփ գ. Կրկնակի ջրհան 'ի մեծամեծ նաւս:

Chaínshot չէ՛յնշօթ գ. Գնդակ կամ ռումբ շղթայակապ:

Cháinwork չէ՛յնուըրք գ. Խոյակ:

Chair չէյր գ. Աթոռ, գահ, նստարան. աթոռ դատաստանի, ատեան. պատգարակ ինչ:

Chaírman չէ՛յրմէն գ. Գահագլուխ, նախագահ, գլուխ ժողովոյն. պատգարակակիր կամ նստարանակիր:

Chaise շէյզ գ. Կառք միաձի:

Chalcógrapher քէլքօ՛կրէֆըր գ. Քանդակիչ կամ փորագրող 'ի պղինձ:

Chalcógraphy քէլքօ՛կրէֆի գ. Քանդակ

կամ փորուած 'ի վերայ պղնձոյ, պղնձագրութիւն:

Chálder, Cháldron կամ Cháudron չօ՛լտըր, չօ՛տրըն գ. Չափ ածխոյ. (1,308 լիտր անգղիական):

Chálice չէ՛լիս գ. Բաժակ, սկիհ:

Cháliced չէ՛լիստ ած. Բաժակաւոր (ծաղիկ): [սակ:

Chalk չօք գ. Գաճ, կաւիճ, կաւ սպիտ-

To Chalk, բ, ն. Նփել գաճիւ, ճնուլ կամ պատել գաճիւ, բռել. գծել կաւճաւ. գծագրել, առուերագրել, ցուցանել, նշանակել, հորդել, յանդիման առնել, դընել առաջի:

Chalk-cutter չօք-քը՛թթըր գ. Գաճահան, որ հատանէ զգաճ կամ զկաւիճ:

Chálky չօ՛քի ած. Գաճային, գաճանման, սպիտակ իբրև զգաճ. գաճալից, կաւոտ:

Chállenge չէ՛լլէնճ գ. Հրաւէր յասպարէզ մարտի կամ 'ի մենամարտութի. պահանջումն, սախոյումն, խնդիր. գխմագրութիւն, առարկութիւն:

To Chállenge, բ, ն. Կոչել յասպարէզ, ձայն տալ 'ի մարտ, գրգռել 'ի մենամարտութիւն. կոչել, հրաւիրել, ձայն տալ, ապաղակել. սախոյել, պահանջել. ամբաստանել, դատախազ լինել, չարախօսել. գխմագրել, առարկել:

Chállenger չէ՛լլէնճըր գ. Ձայնատու 'ի մարտ կամ 'ի մենամարտութիւն. պահանջող, հետամուտ. առարկու, ախոյեան, մարտադիր:

Chaly'beate քէլի՛պիէթ ած. Երկաթամուխ (ջուր):

Chamáde շէմէ՛յտ գ. Հնչիւն փողոյ կամ թմբկի՝ 'ի նշան անձնատուր լինելոյ:

Chámber չէ՛մպըր գ. Սենեակ, խուց, բնակարան. անձուկ վայր. ծակ, խոռոչ, ծերպ, փապար. ատեան, խորհրդարան. ատորին մասն կամ յատակ հրացանից կամ թնդանօթից. հրացան ինչ մեծ. ծակ ականի, ական:

To Chámber, բ, չ. Անառակիլ, վարել խառն անկողնոք. բնականալ կամ կալ իբրև 'ի սենեկի:

Chámberer չէ՛մպըրըր գ. Անառակ, խառնագնաց, որ վարի խառն անկողնոք:

Chámberfellow չէ՛մպըրֆէլլօ գ. Սենեկակից, բնակակից:

Chámberlain չէ՛մպըրլէն գ. Սենեկապետ արքունի. գանձապետ արքունի. սենեկապետ, սենեկապան:

Chámberlainship չէ՛մպըրլէնշիփ գ. Սենեկապետութիւն:

Chámbermaid չէ՛մպըրմէյտ գ. Կին սենեկապետ, աղախին սենեկապան. նաժիշտ:

To Chámblet չէ՛մպլէթ բ, ն. Խայտացուցանել, խայտախարիւ առնել:

Chámbrel քէ՛մրէլ գ. Յօդուած աղդեր ձիոյ:

Chamélion քէմի՛լիըն գ. Գետնառիւծ:

To Chámfer չէ՛մֆըր բ, ն. Փապարել խողովակաձև:

Chámfer կամ Chámfret չէ՛մֆըր, չէ՛մֆրէթ գ. Փապար խողովակաձև 'ի վերայ սեան, խողովակութիւն:

Chámlet քէ՛մլէթ գ. Տես Camelot.

Chámois շէ՛մօյ գ. Այծ վայրի, այծեամն:

Chámomile քէ՛մօմայլ գ. Երիցուկ:

To Champ չէմփ բ, ն. Ծամել, ծամքել, խածանել, խածատել. ուտել, մաշել:

To Champ, բ, չ. Ծամել. խածատել:

Chámpaign չէ՛մփէյն գ. Դաշտ, դաշտավայր, դաշտաւայր, դաշտ հարթածաւալ:

Chámpertors չէ՛մփըրթըրզ գ. Ձեռնտու արծաթով 'ի դատի առ 'ի մասնակից լինել շահուն:

Chámperty չէ՛մփըրթի գ. Ձեռնտուութիւն արծաթով 'ի դատի առ ընդունելոյ մասն 'ի նմանէ: [սնկոյ:

Champígnon չէմփի՛նիըն գ. Տեսակ ինչ

Chámpion չէ՛մփիըն գ. Ախոյեան, մենամարտիկ. քաջամարտիկ, դիւցազուն:

To Chámpion, բ, ն. Հրաւիրել կամ կոչել 'ի մենամարտութիւն, ձայն տալ, յառաջ կոչել:

Chance չէնս գ. Բաղդ, վիճակ. դէպք, դիպուած, անցք, պատահումն. ելք, վախճան, յաջողութիւն. փորձանք, պատահար, արկածք, վտանգ, աղէտք, թշուառութիւն. հնարք, կարողութիւն, հնարաւորութիւն: By chance, ըստ դիպաց իմն, ըստ պատահման:

To Chance, բ, չ. Դիպել, պատահել, հանդիպել, անկանիլ, ելանել ընդ առաջ, անցանել, 'ի դէպ գալ, յաջողիլ:

Chance-medley չէնս-մէտլի գ. Յանկարծ մարդասպանութիւն:

Cháneeable չէ՛նսէպլ ած. Պատահական, յանկարծ, ըստ դիպաց, դիպուածական:

Cháncel չէ՛նսէլ գ. Վանդակապատ դաս եկեղեցւոյ:

Cháncellor չէ՛նսէլլըր գ. Ատենադպիր, արքունի դպիր. գերագոյն դատաւոր օրինաց. նոտար կամ քարտուղար եպիսկոպոսի. վերակացու եպիսկոպոսանիստ եկեղեցւոյ. գերագոյն հրամանատար կամ կառավար համալսարանի. դատաւոր, պաշտօնեայ, հրամանատար, ատենակալ:

Cháncellorship չէ՛նսէլլըրշիփ գ. Ատենադպրութիւն, քարտուղարութի, պաշտօն ատենադպրի:

Cháncery չէ՛նսըրի գ. Ատեան խրատուց, դիւանատուն:

Cháncre չէ՛նքըր գ. Վէրք կամ կեղ գաղղիական ախտի:

Cháncrous չէ՛նքրըս ած. Լի կեղով, փուտ, փտեալ:

Chandelíer չէնտէլի՛ր գ. Աշտանակ, ճրագարան, սանդղն աշտանակի կամ ճրագարանի:

Chándler չա՛նտլըր գ. Մոմավաճառ, ճրագավաճառ:

Chánfrin չէ՛նֆրին գ. Ճակատ երիվարի:

Change չէնճ գ. Փոփոխումն, փոփոխութիւն, յեղափոխութիւն. փոխանակութիւն. փոխանակ. նորութիւն, այլայլութիւն, տարբերութիւն. դրամափոխութիւն. հրապարակ կամ ժողովարան վաճառականաց. փոխարէն, արխառը. փոփոխումն լուսնի, նոր լուսին. շրջան, կարգ, յաջորդութիւն. դարձ. մանր դրամ առ 'ի փոխանակել:

To Change, բ, ն. Փոխել, փոփոխել. փոխանակել. այլայլել:

To Change, բ, չ. Փոխիլ, փոփոխիլ, այլայլիլ, ընդ փոփոխութեամբ անկանիլ:

Chángeable չէ՛նճէպըլ ած. Փոփոխական, յողդողդ, անհաստատ. փոփոխելի, այլայլելի, յեղյեղուկ. այլեայլ, այլայլակ, երփն երփն:

Chángeableness չէ՛նճէպըլնէս գ. Փոփոխականութիւն, փոփոխութիւն. յողդողդութիւն, անհաստատութիւն, փոփոխամտութիւն:

Chángeably չէ՛նճէպլի մ. Անհաստատութեամբ, յեղամտութեամբ:

Chángeful չէ՛նճֆուլ ած. Լի փոփոխութեամբ, անկեալ ընդ փոփոխութեամբ, փոփոխական, յողդողդ, անհաստատ, յեղյեղուկ, փոփոխամիտ:

Chángeling չէ՛նճլին գ. Մանուկ կարծեցեալ կամ անհարազատ, մանուկ փոխանակեալ ընդ այլում. ապուշ, անմիտ, թանձրամիտ. յեղյեղուկ, փոփոխամիտ, անհաստատ:

Chánger չէ՛նճըր գ. Լումայափոխ, հատավաճառ, սեղանաւոր:

Chánnel չէ՛ննէլ գ. Տաշտ գետոյ. ջրանցք, խողովակ. կիրճ ծովու, նեղուց. խողովակաձև փորուած 'ի վերայ սեան:

To Chánnel, բ, ն. Բանալ անցս կամ խողովակս, փապարել, խողովակել:

Chant չէնթ գ. Երգ, նուագ, քաղցրաձայնութիւն, հնչիւն, ձայն:

To Chant, բ, ն. Երգել, նուագել. երգաբանել, հնչել. գովել, հռչակել, յերգ առնուլ, ներբողել. եղանակել:

To Chant, բ, չ. Երգել, եղանակել:

Chánter չէ՛նթըր գ. Երգիչ, երգեցող, երգեցիկ:

Chánticleer չէ՛նթիքլիր գ. Աքաղաղ, խօսնակ, հաւ:

Chántress չէ՛նթրէս գ. Գուսան, կին երգեցիկ, վարձակ:

Chántry չէ՛նթրի գ. Մատուռն որ ունի հաստատ կարգեալ 'ի պէտս պատարագի և երգոց:

Cháos քէ՛յօս գ. Վիհ, անդունդք. խառնակութիւն, աղմուկ, շփոթ. նսեմութիւն, մթութիւն, խաւար:

Chaótich քէօ՛թիք ած. Անդնդային, խաւարային, մթագնեալ. շփոթ, խառնակ, խառնիխուռն:

Chap չօփ գ. Պատառուած, ճեղքուած, բացուած, ծակ:

To Chap, բ, ն. Հերձանել, պատառել, ճեղքել, բանալ:

Chap, գ. Կլափն, կզակ, ցռուկ:

Chape չէյփ գ. Ըմբռնեալ, ճանկ. ծայր, սայր:

Chápel չէ՛փէլ գ. Մատուռն, փոքրիկ եկեղեցի:

Chápeless չէ՛յփլէս ած. Ծայրատ:

Chápellany չէ՛փէլլէնի գ. Մատրանապետութիւն:

Chápelry չէ՛փէլրի գ. Մատրանապետութիւն:

Cháperon չէ՛փիրօն գ. Գլխարկ կամ խոյր ասպետաց:

Chápfaln չօ՛փֆօլն ած. Որ ունի կլափն կամ բերան խեղ:

Chápiter չէ՛փիթըր գ. Գլուխ սեան, սիւնագլուխ, խոյակ կամ խոյող սեան:

Cháplain չէ՛փլին գ. Մատրանապետ, տան կամ դրան երէց, արքունի երէց:

Cháplainship չէ՛փլինշիփ գ. Մատրանապետութիւն, տաներիցութիւն. թոշակ մատրանապետի կամ դրան երիցու:

Chápless չօ՛փլէս ած. Որ ոչ ունի կլափն կամ միս զբերանով:

Cháplet չէ՛փլէթ գ. Պսակ, բոլորք ծաղկանց. համարիչ, պսակ աղօթից:

Chápman չէ՛փմէն գ. Գնող, սակարկու, վաճառական:

Chaps չօփս գ. Բերան, ժանիք, ատամունք գիշատիչ կենդանեաց:

Chapt կամ Chápped չօփթ. Անցեալ ընդունելութիւն to Chap բայի:

Chápter չէ՛փթըր գ. Գլուխ գրոց. ժողով կամ ժողովարան կանոնիկոսաց և կրօնաւորաց:

Cháptrel չէ՛փթրէլ գ. Սիւնագլուխ, կամարակալ:

Char չար գ. Ձուկն ինչ:

To Char, բ, ն. Ածուխ գործել, այրել զփայտ 'ի պէտս ածխոյ:

Char չէյր գ. Օրական վաստակ:

To Char, բ. չ. Մտանել յօրական ծառայութիւն առանց պիշէրօթի:

Char-woman չէյր-ուըմըն գ. Օրական աղախին կամ սպասաւորկու կին:

Cháracter քէ՛րէքթըր գ. Կնիք, դրոշմ, նըշան. գիր, տառ. կապարեայ նշանագիրք տպագործաց. ոճ կամ եղանակ գրչութե, գրիչ, գրուած. նշանագիր, նշանակ, պատկեր, նկարագիր. երևելի հանգամանք անձին. անձն երևելի կամ նշանաւոր. բնաւորութիւն, բնութի, բոյս բարուց. պատիւ, արժանապատուութի, իշխանութի, աստիճան, պաշտօն:

To Cháracter, բ, ն. Կնքել, դրոշմել, տըպաւորել, քանդակել, գրել, փորագրել, նշանագրել:

Characterístical քէրէքթէրի՛սթիքէլ ած. Նկարագրական, նշանական, յայտնիչ, բացայայտիչ, երևելի, նշանաւոր, տարորոշ:

Characterísticalness քէրէքթէրի՛սթիքէլնէս գ. Նշանաւորութի, երևելի նշանակ, յատկութիւն, ցոյց հանգամանաց:

Characterístick քէրէքթէրի՛սթիք ած. Տես Characteristical.

To Cháracterize քէ՛րէքթէրայզ բ, ն. Ստորագրել զհանգամանս, նկարագրել. կընքել, տպաւորել, դրոշմել. առանձին իմն նշանակել, որոշել, բացայայտել:

Cháracterless քէ՛րէքթըրլէս ած. Անկնիք, աննշան:

Cháractery քէ՛րէքթըրի գ. Կնիք, դրոշմ, նշան, նշանակ:

Chárcoal չա՛րքօլ գ. Ածուխ:

Chard չարտ գ. Տերև կանգառի կամ բանջարոյ:

Charge չարճ գ. Հոգ, ծանրութի, բեռն. խնամ, պահպանութիւն, կառավարութի. հարկ, պարտիք. պատուէր, հրաման. յանձնարարութի, պաշտօն, աւանդ. ամբաստանութիւն, պարսաւ, մեղադրութի, յանցանք. ծախք, տոյժ. յարձակումն, դիմումն 'ի վերայ. նշան յարձակման. չափ:

To Charge, բ, ն. Դնել 'ի վերայ, կացուցանել, յանձն առնել, տալ 'ի ձեռս. արկանել 'ի վերայ, պարտս դնել, պարտաւորել. հարկս դնել կամ արկանել 'ի վերայ. ամբաստանել, չարախօս կամ մեղադիր լինել, մեղս դնել. ստիպել, բռնադատել. պատուիրել, հրամայել. անկանիլ 'ի վերայ, յարձակիլ, դիմել սաստկութեամբ, պնդիլ զհետ, 'ի նեղ արկանել. բառնալ 'ի վերայ, ծանրաբեռնել. լնուլ, ծածկել, խճողել. լնուլ զհրացան կամ զթնդանօթ:

Chárgeable չա՛րճէպլ ած. Բազմածախ, թանկագին, ծանր, ծանրագին. ստգտանելի, մեղադրելի, արժանի ստգտանաց կամ մեղադրութեան. պարտաւոր, յանցաւոր, պատժապարտ:

Chárgeableness չա՛րճէպլնէս գ. Ծախք, առաւելութիւն ծախուց, թանկութիւն:

Chárgeably չա՛րճէպլի մ. Ծանրագնի, մեծագնի, բազում ծախիւք, թանկագին:

Chárger չա՛րճըր գ. Սկուտեղ մեծ, սկաւառակ, տաշտ, կոնք:

Chárily չէ՛րիլի մ. Խնամով, զգուշութբ, ճշդիւ, խնայելով:

Cháriness չէ՛րինէս գ. Զգուշութիւն, խընամ, ճշդութիւն:

Cháriot չէ՛րիըթ գ. Կառք:

To Cháriot, բ, ն. Տանել կամ բառնալ 'ի կառս:

Chariotéer չէրիըթի՛ր գ. Կառավար, որ վարէ զկառս:

Cháriot-race չէ՛րիըթ-րէյս գ. Ձիընթացք, ընթացք կառաց վասն յաղթանակի:

Cháritable չէ՛րիթէպլ ած. Ողորմած, առատաբաշխ, առատաձիր. գթած, բարեբար, մարդասէր, քաղցր, բարեգութ, բազմագութ:

Cháritably չէ՛րիթէպլի մ. Առատաձիր, առատաձեռն, ճոխաբար. սիրով, գթութեամբ, քաղցրութբ, մարդասիրութբ:

Chárity չէ՛րիթի գ. Գութ, կարեկցութիւն, սէր. գթութիւն, քաղցրութիւն, մարդասիրութիւն, բարերարութիւն. սէր հեղական, աստուածսիրութիւն, ընկերսիրութիւն. ողորմութիւն, տուրք, առատաձեռնութիւն:

To Chark չարք բ, ն. Ածուխ գործել 'ի փայտէ:

Chárlatan շա՛րլէթէն գ. Ունայնաբան, շաղակրատ. գերասան, սուտ բժիշկ, խաբուսիկ:

Charlatánical շարլէթէ՛նիքէլ ած. Ունայնաբան, շաղակրատ, ոգէտ, սնոտին, խաբուսիկ:

Chárlatanry շա՛րլէթէնրի գ. Առասպելաբանութիւն, շաղակրատութիւն, շաղփաղփանք, ստութիւն, խաբէութիւն, գերասանութիւն:

Chárles's-wain չա՛րլզիզ-ուէյն գ. Արջ մեծ (համաստեղութիւն):

Chárlock չա՛րլօք գ. Որոմն:

Charm չարմ գ. Դիւթութիւն, թովչութիւն, հմայք, աղանդք, կախարդութիւն, գեղատուութիւն. յափշտակութիւն, ըղձմայլումն, հրապոյրք, գեղ, գեղեցկութի:

To Charm, բ, ն. Դիւթել, թովել, հըմայել, կախարդել. յափշտակել, զմայլե-

ցուցանել, հրապուրել, ձգել առ ինքն, զուշ և զուրաչ մնալ:

Chármed չա՛րմտ ած. Դիւթեալ, կախարդեալ:

Chármer չա՛րմըր գ. Դիւթ, թովիչ, կախարդ, վհուկ. յափշտակիչ, զմայլեցուցիչ:

Chárming չա՛րմին ած. Հաճոյական, սիրալի, զմայլեցուցիչ, գեղապանծ, գեղեցիկ յոյժ, ամենագրաւիչ:

Chármingly չա՛րմինկլի մ. Գեղեցիկ կամ սիրալի իմն օրինակաւ, հաճոյական:

Chármingness չա՛րմինկնէս գ. Սիրալի իմն գեղեցկութիւն, գեղապանծ տեսիլ, գրաւչութիւն:

Chárnel չա՛րնէլ ած. Դիակիր, ուր թաղեալ են մարմինք:

Chárnel-house չա՛րնէլ-հաուս գ. Ոսկրիմ, դամբարան, գերեզման, գերեզմանատուն:

Chart քարթ կամ չարթ գ. Աշխարհացոյց կամ ծովացոյց նաւորդաց:

Chárter չա՛րթըր գ. Հրովարտակ արքունի, հրամանագիր. գիր վկայութեան կամ ազատութեան, մուրհակ. ազատութիւն, արտօնութիւն, առանձնաշնորհութիւն, շնորհք:

Chárter-party չա՛րթըր-փարթի գ. Արձանագիր դաշնադրութեանց, թուղթ դաշանց, յետակար դաշին, պայմանագիր:

Chártered չա՛րթըրտ ած. Որ ունի հրամանագիր կամ մուրհակ ազատութեան, ազատ, ազատեցեալ:

Cháry չէ՛յրի ած. Փութաջան, բազմախնամ, արթուն, զգուշաւոր, խոհական, ճիշդ, խնայող:

Chase չէյս գ. Որս, որսորդութիւն, հալածումն, վանումն. խոյզ, խնդիր, հետամտութի. տեղի որսոյ, անտառ: The chase of a gun, փորք կամ խորութիւն հրացանի կամ թնդանօթի:

To Chase, բ, ն. Որսալ, ըմբռնել, յորս ելանել. հալածել, վանել. վարել 'ի բաց, վտարել. զհետ մտից. հետամուտ լինել, 'ի խնդիր ելանել: Տես և to Enchase.

Chase-gun չէյս-կըն գ. Թնդանօթք յառաջակողման նաւուն:

Cháser չէ՛յսըր գ. Որսորդ. հալածիչ կամ վանիչ:

Chasm քէզմ գ. Անցք, ծակ, խոռոչ, պատառուած. պարապ, դատարկութի, պարապ կամ դատարկ վայր:

Chásselas չէ՛սըլէս գ. Տեսակ մի խաղողոյ:

Chaste չէյսթ ած. Ողջախոհ, պարկեշտ, ժուժկալ, սրբասէր, մաքուր, անարատ. անխառն, անշաղախ:

Chaste-tree չէյսթ-թրի գ. Փոթեց ճանկ (տունկ):

To Chásten չէ՛յսն բ, ն. Խրատել, ուղղել, պատժել:

To Chastíse չէսթա՛յզ բ, ն. Խրատել, պատժել, գանել, ուղղել. ճնշել, սանձել, հնազանդեցուցանել:

Chastísement չէ՛սթայզմէնթ գ. Խրատ, պատիժ, ուղղութիւն, գաւազան:

Chastíser չէսթա՛յզըր գ. Որ խրատէ կամ պատժէ:

Chástity չէ՛սթիթի գ. Ողջախոհութիւն, ժուժկալութիւն, պարկեշտութիւն. սրբութիւն, անարատութիւն, մաքրութիւն, ամբծութիւն. անկլթարութիւն:

Chástely չէ՛յսթլի մ. Ողջախոհութեամբ, սրբութեամբ, անարատաբար, մաքրութբ:

Chásteness չէ՛յսթնէս գ. Տես Chastity.

Chat չէթ գ. Ընձիւղ կամ բողբոջ ծառոյ:

Chat, գ. Ճառակրատութիւն, շատախօսութիւն, շաղփաղփութիւն, բարբանջանք, ունայնաբանութիւն:

To Chat, բ, չ. Ճառակրատել, շատախօսել, բարբանջել, շաղփաղփել:

Chátellany չէ՛թթէլլէնի գ. Սահմանք ամրոցի:

Cháttel չէ՛թթլ գ. Ճարժական կամ անկայուն ինչք և ստացուածք:

To Chátter չէ՛թթըր բ, չ. Կարկաչել (թռչնոց). կրճտել կամ բաբախել զատամունս. շաղակրատել, բարբանջել, բաջաղել:

Chátter, գ. Կարկաչիւն կամ կարկաչումն (թռչնոց). շաղփաղփութիւն, շաղակրատանք, բարբանջանք:

Chátterer չէ՛թթըրըր գ. Ճատախօս, բազմաբան, շաղակրատ, բարբանջող:

Chátwood չէ՛թվուտ գ. Փուշք, մացառք:

Chávender չէ՛վէնտըր գ. Ձուկն ինչ:

Chaumontélle շօմօնթէ՛լ գ. Տեսակ ինչ տանձի:

Chaw չօ գ. Կլափ, կզակ, ծնօտ, ծամելիք:

To Chaw, բ, ն. Ծամել, ծամքել, որոճալ:

Cháwdron չօ՛տրըն գ. Աղիք, փորոտիք, ընդերք:

Cheap, չիփ ած. Նուազագին, սակաւագին, ցածագին, դիւրագին. նուաստ, անարգ, արհամարհ, չնչին:

Cheap, գ. Վաճառ, գին, գնումն, սակարկութի: Good cheap կամ better cheap, դիւրագին, դիւրագնի:

To Chéapen չի՛փն բ, ն. Գին հատանել, հարցանել զգինն, սակ արկանել. նուազեցուցանել զգինն:

Chéaply չի՛փլի մ. Դիւրագին, դիւրագնի, ցածագին, փոքու իմն:

Chéapness չի՛փնէս գ. Նուազութիւն,

սակաւութիւն գնոյ, գիւրագնութիւն, սակաւ գին:

Cheat չիտ գ. *Խաբէութիւն, նենգ, նենգութիւն, պատրանք, խարդախութիւն, հնարք, գողութիւն. խաբեբայ, նենգաւոր, գող:*

To Cheat, բ, ն. *Խաբել, պատրել, նենգել, խարդախել, շորթել, բառնալ, գողանալ:*

Chéater չի՛թըր գ. *Խաբեբայ, պատրիչ, նենգաւոր, գաւաճան:*

To Check չէք բ, ն. *Ճնշել, նուաճել, սանձել, խափանել, զսպել, ունել, կարճել. կշտամբել, յանդիմանել, խրատել. համեմատել, բաղդատել, ուղղել:*

Check, գ. *Ճնշումն, նուաճումն, սանձահարութիւն, արգել, խափանումն, դադարումն, կարճումն. ուղղութիւն, կառավարութիւն. խայթ (խղճի). կշտամբանք, յանդիմանութիւն. յանկարծ փոփոխումն մտաց, խորշումն, առնուլն զկայ. խոչ, խափան. փակելն զանցս կամ յաղթութիւն 'ի սատրընջ խաղու. թողուլ բաժնի զորմն և պնդել զհետ այլոյ թաչնոյ:* Clerk of the check, *պաշտօնեայ որ յարքունիս:*

To Check, բ, չ. *Կալ, դադարել, զտեղի կամ զկայ առնուլ. խառնիլ, միջամուխ լինել, ընդհարկանիլ, բաղխիլ:*

To Chécker *կամ* to Chéquer չէ՛քըր բ, ն. *Խայտաճամուկ յօրինել իբրև զտախտակ սատրընջ խաղու, գունակ գունակ յօրինել:*

Chécker *կամ* Chécker-work չէ՛քըր, չէ՛քըր-ուըրք գ. *Գործ ազուցիկ խայտաճամուկ:*

Check-mate չէք-մէյթ գ. *Փակելն զանցս 'ի սատրընջ խաղու:*

Cheek չիք գ. *Այտ, ծնօտ, ծամելիք. զոյգ գործիք (ըստ մեքենականաց):*

Chéek-tooth չի՛ք-թուլհ գ. *Սեղանատամն, աղօրիք:*

Cheer չիր գ. *Կերակուր, սեղան. կոչունք, խնջոյք, խրախութիւն, ցնծութիւն, զուարճութիւն, բերկրութիւն. երես, տեսիլ, դէմք, կերպարան:* Of good cheer, *խնդամիտ, խրախամիտ, զուարթագին:*

To Cheer, բ, ն. *Խրախացուցանել, ուրախ առնել, զուարթացուցանել. սթափել, յորդորել, քաջալերել, շարժել, գրգռել. մխիթարել, սփոփել:*

To Cheer, բ, չ. *Խրախանալ, ուրախանալ, ցնծալ, զուարթանալ, բերկրիլ:*

Chéerer չի՛րըր գ. *Ուրախարար, զուարթարար:*

Chéerful չի՛րֆուլ ած. *Ուրախալից, խնդալից, բերկրապատար, զուարթագին, բերկրեալ, խնդագին:*

Chéerfully չի՛րֆուլի մ. *Խրախամիտ, խնդագին, զուարթագին, խնդութեամբ, կամակար, յօժարամիտ:*

Chéerfulness չի՛րֆուլնէս գ. *Խնդամտութիւն, զուարթութիւն. յօժարամտութիւն, կամակարութիւն:*

Chéerless չի՛րլէս ած. *Տխուր, տրտում, տխրագին, վշտագին:*

Chéerly չի՛րլի ած. *Ուրախ, զուարթ, ուրախարար, զուարթարար. խնդամիտ:*

Chéerly, մ. *Խնդագին, զուարթագին, յօժարամիտ:*

Chéery չի՛րի ած. *Ուրախարար, զուարթացուցիչ:*

Cheese չիզ գ. *Պանիր:*

Chéesecake չի՛զքէյք գ. *Բաքար կամ կարկանդակ պանրախառն:*

Chéesemonger չի՛զմընկըր գ. *Պանրավաճառ:*

Chéesevat չի՛զվէթ գ. *Կաղապար պանրոյ:*

Chéesy չի՛զի ած. *Պանրային, պանրանման:*

Chély քի՛լի գ. *Խեցեփ (խեցգետնոյ):*

To Chérish չէ՛րիշ բ, ն. *Գգուել, սիրել, փայփայել. հոգալ, խնամել, սնուցանել, խնդակցանել 'ի վերայ, պահել զգուշութեամբ:*

Chérisher չէ՛րիշըր գ. *Գգուող, սնուցող, խնամածու, զօրացուցիչ:*

Chérishment չէ՛րիշմէնթ գ. *Գգուանք, խանդաղատանք. քաջալերութիւն:*

Chérry *կամ* Chérry-tree չէ՛րրի, չէ՛րրի-թրի գ. *Կեռաս. կեռասենի:*

Chérry, ած. *Ի գոյն կեռասի:*

Chérrybay չէ՛րրիպէյ գ. *Տես* Laurel.

Chérrycheeked չէ՛րրիչիքտ ած. *Որ ունի զայտ 'ի գոյն կեռասի, կարմրայտ:*

Chérrypit չէ՛րրիփիթ գ. *Կեռասատիտ (խաղ ինչ մանկանց):*

Chersonése քէրսօնի՛զ գ. *Յամաքակղզի, թերակղզի:*

Chert չէրթ գ. *Գայլախազ ինչ:*

Chérub չէ՛րուպ գ. *Քերովբէ, քերովբէ, քրովբէ:*

Cherúbick չէրու՛պիք ած. *Քերովբէական, քրովբէական:*

Chérubine չէ՛րուպին ած. *Քերովբէական, քրովբէական:*

Chérvil չէ՛րվիլ գ. *Խոտ ինչ:*

To Chérup չէ՛րըփ բ, չ. *Ճռուողել կամ կարկաչել թռչնոց:*

Chéslip չէ՛սլիփ գ. *Միջատ ինչ:*

Chess չէս գ. *Խաղ սատրընջոյ, սատրընջ խաղ:*

Chess-apple չէս-էփփլ գ. *Սին կամ մաթուզ վայրի:*

Chess-board չէս-պօրտ գ. *Տախտակ սատրընջի:*

Chess-man չէս-մէն գ. Պատկերք սատրընջի:
Chéssom չէ́սըմ գ. Կակուղ գետին:
Chest չէսթ գ. Արկղ, տապանակ, տուփ, գզրոց. խոռութիւն լանջաց, լանջք, կրան:
To Chest, բ, ն. Դնել յարկղ կամ 'ի տապանակի:
Chest-foundering չէսթ-ֆա́ունտըրինկ գ. Ճնշարգելութիւն երիվարաց: [լանջ:
Chésted չէ́սթէտ ած. Լանջաւոր, քաջա-
Chéstnut կամ Chéstnut-tree չէ́սնըթ, չէ́սնըթ-թրի գ. Շագանակենի. շագանակ. գոյն շագանակի:
Chéston չէ́սթըն գ. Տեսակ ինչ շլորոյ:
Chevaliér շէվէլի́ր գ. Ասպետ:
Chévaux de frise շէ́վօ տը ֆրիզ գ. Ձող եղեալ յարգել անցից:
Chéven չէ́վըն գ. Ձուկն ինչ գետոյ:
Chéveril չէ́վէրիլ գ. Ուլ. ուլենի:
Chévisance չէ́վիզէնս գ. Ձեռնարկ, երեւելի գործք քաջութեան:
To Chew չու կամ չօ բ, ն. Ծամել, ծամքել. կրծել, խածանել. ուտել, որոճալ. որոճալ 'ի միտս, քաջ կամ վերստին քննել. ճաշակել, առնուլ զճաշակ:
To Chew, բ, չ. Որոճալ 'ի միտս, խորհել, քննել:
Chicáne շիքէ́յն գ. Պատ 'ի պատ բանք, յապաղումն, պատճառանք, սնոտի նրբութիւն, խաբէական ձեռնարկութիւն կամ փաստ, խմաստակութիւն. խորամանկութիւն, հնարք, խաբէութիւն:
To Chicáne, բ, չ. Ժամավաճառ լինել, յերկարաձգել, յապաղել պատ 'ի պատ բանիւք կամ հնարիւք:
Chicáner շիքէ́յնըր գ. Ժամավաճառ, որ պատճառէ կիր վիճէ զմանունց, խմաստակ:
Chicánery շիքէ́յնըրի գ. Պատ 'ի պատ կամ սնոտի բանք, խաբէական կամ ընդունայն բանք, պատճառանք, խմաստակութի:
Chick կամ Chícken չիք, չի́քըն գ. Վառեակ, ձագ հաւու կամ թռչնոյ. զաւակ սիրելի. մատաղ աղջիկ:
Chíckenhearted չի́քընհարթէտ ած. Երկչոտ, վատասիրտ, ակար:
Chíckenpox չի́քընփօքս գ. Հարսանիթ, վարդախտ:
Chíckling չի́քլինկ գ. Ձագ փոքրիկ:
Chíckpeas չի́քփիզ գ. Սիսեռն:
Chíckweed չի́քուիտ գ. Տզրկախոտ:
To Chide չայտ բ, ն. Յանդիմանել, կշտամբել, սաստել. մերժել, վարել, հանել 'ի բաց. ստգտանել, անգոսնել:
To Chide, բ, չ. Աղաղակ բառնալ, սպառնալ. վիճել, կագել, հակառակել. գոչել, հնչել:

Chíder չա́յտըր գ. Սաստիչ, յանդիմանիչ, կշտամբիչ:
Chief չիֆ գ. Գլուխ, առաջնորդ, պետ, հրամանատար, իշխան, զօրագլուխ, զօրապետ, առաջնորդ զօրաց:
Chief, ած. Գլխաւոր, առաջին, երեւելի, գերազանց, անզուգական, գերագոյն:
Chíefest չի́ֆըսթ ած. Գլխաւորագոյն, առաջին:
Chíefless չի́ֆլէս ած. Անգլուխ, անառաջնորդ, առանց զօրավարի:
Chíefly չի́ֆլի մ. Յաւէտ, առանձին իմն, մանաւանդ, յոյժ յոյժ:
Chíefrie չի́ֆրի գ. Հարկ կամ հաս ընծայեալ տեառն երկրին:
Chíeftain չի́ֆթին գ. Իշխան, առաջնորդ, հրամանատար զօրաց. իշխան, պետ, առաջնորդ, կառավար: ['ի վաճառս:
Chiévance չի́վէնս գ. Խարդախութիւն
Chílblain չի́լպլէյն գ. Ձմեռնահար ախտ ոտից և ձեռաց:
Child չայլտ գ. (յոգնականն children). Տղայ, մանուկ. զաւակ, որդի. աղջիկ. ծնունդ, արգասիք, պտուղ: To be with child, յղի լինել:
To Child, բ, չ. Որդիս ծնանել. մանկաբեր լինել. պտղաբերել:
Chíldbearing չա́յլտպէյրինկ գ. Ծնունդ, մանկաբերութիւն:
Chíldbed չա́յլտպէտ գ. Երկունք ծննդեան, ժամանակ ծնանելոյ:
Chíldbirth չա́յլտպըրթ գ. Երկունք, ծնունդ, երկունք կամ ժամանակ ծննդեան:
Chílded չա́յլտէտ ած. Որ ունի զաւակ կամ զորդի:
Chíldermas-day չի́լտըրմէս-տէյ գ. Տօն անմեղ մանկանցն Բեթղեհեմի:
Chíldhood չա́յլտհուտ գ. Տղայութիւն, մանկութիւն, տղայական կամ մանկական հասակ, ամք մանկութեան. պատանեկութիւն. գործք կամ հանգամանք տղայոց:
Chíldish չա́յլտիշ ած. Տղայական, մանկական. սնոտի, խաղալիկ. պարզամիտ, տըգէտ, անգէտ, միամիտ, անմեղ:
Chíldishly չա́յլտիշլի մ. Մանկաբար, տղայաբար, տգիտաբար:
Chíldishness չա́յլտիշնէս գ. Տղայութիւն, մանկութիւն. միամտութիւն, տգիտութի, անմեղութիւն:
Chíldless չա́յլտլէս ած. Անզաւակ, անորդի:
Chíldlike չա́յլտլայք գ. Տղայական, մանկական, մանկաբար, տղայաբար:
Chíliad քի́լիէտ գ. Հազարեակ, հազարաւոր, հազար:
Chiliáedron քիլիէ́տրըն գ. Հազարակողմեան (ձև կամ մարմին):

Chill չիլ ած. Ցուրտ, ցրտագին, ցրտասառոյց. ցրտացեալ, սառուցեալ. հարեալ 'ի ցրտոյ. անկեալ, սրտաբեկ, նկուն. անյօժար, ակամայ. խորթաբարոյ, մեղկ:

Chill, գ. Ցուրտ, ցրտութիւն, սառոյց:

To Chill, բ, ն. Ցրտացուցանել, սառուցանել. սրտաբեկ կամ նկուն առնել, լքուցանել. հարկանել ցրտութեամբ:

Chílliness չի՛լլինէս գ. Ցրտուն, ցուրտ, սարսուռ, դող:

Chílly չի՛լլի ած. Զով, սակաւ մի ցուրտ, ցրտագին:

Chílness չի՛լնէս գ. Ցրտութիւն, ցուրտ, սարսուռ, դող:

Chime չայմ գ. Տրթունք տակառի կամ [հնձանի:

Chime, գ. Հնչիւն միաբանութեան կամ ներդաշնակութիւն երգոց նուագարանաց. միաբանութիւն ձայնից կամ երգոց, ներդաշնակութիւն. ուռնահարութիւն կամ հնչիւն զանգակաց. միաբանութիւն, համաձայնութիւն, դաշնակաւորութիւն:

To Chime, բ, չ. Միաբան երգել, եղանակել 'ի միասին, միաձայնել. ունել զհամեմատութիւն, համեմատ լինել, 'ի դէպ գալ. միաբանիլ, միաբան լինել, համաձայն գտանիլ. ղօղանջել, հնչել:

To Chime, բ, ն. Հնչեցուցանել կամ հարկանել ներդաշնակութեամբ. հարկանել զզանգակն ուռամբ:

Chiméra քիմի՛րէ գ. Քիմեռ, եղջերուաքաղ, յարալեզ. մտացածին խորհուրդք կամ կեղծիք:

Chimérical քիմէ՛րիքէլ ած. Մտացածին, առայօդ, անհիմն, սնոտի:

Chimérically քիմէ՛րիքէլլի մ. Եղջերուաքաղ, մտացածինս, սնոտեօք:

Chíminage չի՛մինէճ գ. Ճանապարհ ընդ մէջ անտառի:

Chímney չի՛մնի գ. Ծխնելոյզ. վառարան, կրակետղ:

Chímney-corner չի՛մնի-քօրնըր գ. Անկիւն կամ կողմն կրակարանին, տեղի ծուլից և դատարկակեցաց:

Chímneypiece չի՛մնիփիս գ. Տրջանակ կամ զարդ կրակարանի:

Chímneysweeper չի՛մնիսուիփըր գ. Մաքրիչ ծխնելուզաց:

Chin չին գ. Կզակ:

Chína չի՛յնէ կամ չա՛յնէ գ. Յախճապակի, բաժակ կամ սկահակ սինէացի:

Chína-orange չի՛յնէ-օրինճ գ. Նարինջ սինէացւոց:

Chína-root չա՛յնէ-րուտ գ. Արմատ կամ բոյս սինէացւոց:

Chíncough չի՛նքօֆ գ. Հազ սաստիկ՝ մանկանց:

Chine չայն գ. Թիկունք, ողն, քամակ:

To Chine, բ, ն. Միջաբեկ առնել:

Chink չինք գ. Ծակ, բացուած, ճեղքուած, պատառուած. հնչիւն մետաղաց կամ դրամոց. դրամ:

To Chink, բ, ն. Հնչեցուցանել կամ ցընցել զքսակ դրամոց:

To Chink, բ, չ. Հնչել կամ ձայն արձակել բաղխմամբ ընդ միմեանս, հնչել դրամոց:

Chínky չի՛նքի ած. Բազմածակ, լի ճեղքուածովք, պատառատուն:

Chints չինց գ. Բամբակի ծաղկեայ կըտաւ Հնդկաց:

Chíoppine չօփփի՛ն գ. Բարձր հողաթափ ինչ կանանց:

To Chip չիփ բ, ն. Տաշել, հատանել 'ի նուրբ տաշեղս, կեղևել, բառնալ զկեղևանս. ողորկել, կոփել:

Chip, գ. Տաշեղ. կեղև, կեղևանք. կտոր, կտորած, հատոր:

Chip, Cheap և Chípping. Յանուանս տեղեաց նշանակեն վաճառանոց:

Chípping չի՛փփին գ. Հատուած, կտոր, կտորակ:

Chirágrical քայրէ՛կրիքէլ ած. Ձեռնացաւ, ձեռնատու:

Chirógrapher քայրօ՛կրէֆըր գ. Գրիչ, դպիր, քարտուղար:

Chirógraphist քայրօ՛կրէֆիսթ գ. Տես Chirographer. Ձեռնահմայ:

Chírography քայրո՛կրէֆի գ. Ձեռնագիր կամ ձեռագիր, մուրհակ, յետկար:

Chíromancer քի՛րօմէնսըր գ. Ձեռնահմայ:

Chíromancy քի՛րօմէնսի գ. Ձեռնահմայութիւն:

To Chirp չըրփ բ, չ. Կարկաչել, կանչել, ճռուողել, ձայն արձակել (թռչնոց):

To Chirp, բ, ն. Զուարթացուցանել, ուրախ կամ խրախ առնել:

Chirp, գ. Ճռուողումն, կանչիւն, ձայն (թռչնոց և միջատաց):

Chírper չը՛րփըր գ. Որ կանչէ կամ կարկաչէ:

To Chirre չըր բ, չ. Մնչել:

Chirúrgeon քայրը՛րճըն գ. Վիրաբոյժ: Տես Surgeon.

Chirúrgery քայրը՛րճըրի գ. Վիրաբուժութիւն: Տես Surgery.

Chirúrgical կամ Chirúrgick քայրը՛րճիքէլ, քայրը՛րճիք ած. Վիրաբուժական. ձեռագործական:

Chísel՝ չի՛զէլ գ. Գրիչ քանդակողաց, քանդակիչ գործի: [չել:

To Chísel, բ, ն. Քանդակել գրչաւ, գրօ-

Chit չիտ գ. Մանուկ, մանկաբարոյ, ափսոսանք. ընձիւղ ցորենոյ. պխտակ, նիշ:

Chítchat չի՛թչէթ գ. Շաղակրատանք, բարբանջանք, շաղփաղփութիւն։

Chítterlings չի՛թթըրլինկզ գ. Աղիք, ընդերք, փորոտի։

Chítty չի՛թթի ած. Մանկական, տղայական, իբրև զտղայ։

Chívalrous շի՛վէլրըս ած. Ասպետական, վեհանձն, քաջազօր, արիական։

Chívalry շի՛վէլրի գ. Ասպետութիւն. ասպետականութիւն. վեհանձնութիւն, արիութիւն, քաջութիւն, շահատակութի՛ւ. կարգ կամ ժողով ասպետաց. ազատական կալուած, կալուած ասպետաց։

Chíves չա՛յվզ գ. Մանրաթելք կամ բոյս ծաղկանց. կաղաբոյս։

Chlorósis քլօրօ՛սիս գ. Ծլոռոսութի՛ւ (ախտ ինչ կանանց)։

To Choak չօք. Տես to Choke.

Chócolate չօ՛քօլէթ գ. Չիգոլաթ կամ չօգոլաթ (պտուղ, բաղադրութիւն, և ըմպելի)։

Chode չօդ. Անցեալ to Chide բայի։

Choice չօյս գ. Ընտրութիւն. ընտրութիւն կամաց, հաճոյք, կամք. ընտրեալ կամ ընկալեալ մասն. ընտրելագոյն կամ կարևոր մասն. բազում ինչ եդեալ առաջի յընտրութիւն կամ ՚ի դատաստան։

Choice, ած. Ընտիր, ընտրեալ, ազնիւ, թանկագին. զգուշաւոր, որ խնայէ, ընտրող, խոհական։

Chóiceless չօ՛յսլէս ած. Որ չունի իշխանութիւն կամ իրաւունս ընտրելոյ, որ ոչ է ազատ կամ անձնիշխան, որ ոչ կարէ ընտրել, անընտրող, անհոգ։

Chóicely չօ՛յսլի մ. Ընտրանօք, ճշգիւ. կարի առաւելութեամբ, թանկագինս։

Chóiceness չօ՛յսնէս գ. Ազնուութի՛ւ, յարգ, գին, առաւելութիւն. ընտրելութիւն։

Choir քուայր գ. Պար կամ դաս երգեցողաց. հոյլ, խումբ, բազմութիւն փառաբանչաց Աստուծոյ. երգիչք, սաղմոսասացք. դաս կամ տեղի՝ ուր երգեն յեկեղեցւոջ։

Choke չօք գ. Կուրծ կանգառի։

To Choke, բ, ն. Խեղդել, խեղդամահ առնել, հեղձուցանել, հեղձուցիկ առնել. խնուլ, խիցս արկանել, ընուլ. ծածկել, շիջուցանել. արգելուլ, խափանել, բառնալ։

Choke-pear չօք-փէյր գ. Տեսակ ինչ անծամքելի տանձի. երգիծաբանութիւն, հեգնութիւն պատկառեցուցիչ։

Chóker չօ՛քըր գ. Խեղդիչ, հեղձուցիչ. որ ափ ՚ի բերան առնէ. որում չէ հնար տալ պատասխանի։

Chóky չօ՛քի ած. Խեղդիչ, հեղձուցիչ, հեղձական։

Chólagogues քօ՛լէկօկզ գ. Սրբիչ կամ փարատիչ մաղձի դեղ։

Chóler քօ՛լըր գ. Մաղձ, լեղի. բարկութիւն, սրտմտութիւն, ցասումն։

Chólerick քօ՛լըրիք ած. Մաղձոտ, մաղձային. բարկացող, նեղասիրտ, դիւրագրգիռ, ցասմնոտ, սրտմտական. բարկացայտ, լի սրտմտութեամբ, զայրագին։

Chólerickness քօ՛լըրիքնէս գ. Ցասումն, բարկութիւն, սրտմտութիւն, զայրոյթ։

To Choose չուզ բ, ն. Ընտրել, որոշել. առնուլ, հաճել, հաւանել. սահմանել, կարգել։

To Choose, բ, չ. Կարող լինել ընտրել, ունել կարողութիւն ընտրելոյ կամ որոշելոյ, ազատ կամ անձնիշխան լինել, կամիլ։

Chóoser չու՛զըր գ. Ընտրող, որ ընտրէ։

To Chop չօփ բ, ն. Հատանել, կտրել, գլխատել. ուտել, մաշել, ծախել. յօշել, մանրել, բաժանել, հատանել՚ի մասունս. պատառել, պատառոտել, ճեղքել, հերձանել։

To Chop, բ, չ. Յանկարծ դառնալ կամ փոփոխիլ. ըմբռնել ատամամբ, խածանել. անկանիլ կամ յարձակիլ ՚ի վերայ յանկարծակի։

To Chop, բ, ն. Փոխանակել. փոխել, փոփոխել. վիճել, վիճաբանել, կագել, հակառակել։

Chop, գ. Կտոր, կտորակ, մասն, պատառ, հատոր, հատուած. ճեղքուած, պատառուած։ [պելոյ։

Chop-house չօ՛փ-հաուս գ. Կապելին, կա-

Chópin չօ՛փին գ. Չափ ինչ հեղանիւթոց։

Chópping չօ՛փփին ած. Աշխոյժ կամ ուժեղ (մանուկ)։

Chópping-knife չօ՛փփին-նայֆ գ. Դանակ մեծ խոհակերի, կտրոց մեծ։

Chóppy չօ՛փփի ած. Լի պատառուածովք կամ ճեղքուածովք, հերձոտեալ, բազմածակ, պատառատուն։

Chops չօփս գ. (անեզական). Բերան կմ՛ ծամելիք անասնոց. բերան։

Chóral քօ՛րէլ ած. Միաբանական երգով, երգեալ ՚ի դասի. դասական, դասակից, որ երգէ ՚ի դասի։

Chord քօրդ գ. Լար նուագարանի, աղէք. լար աղեղան (ըստ երկրաչափից)։

To Chord, բ, ն. Յարմարել զլարս նուագարանի, աղէյարմար յօրինել զնուագարան։

Chordée քօրդի՛ գ. Ձգումն կամ քարշումն սանձի։

Chórion քօ՛րիօն գ. Արտաքին թաղանդ կամ պատեան սաղմի։

Chórister քուօ՛րիսթըր գ. Երգիչ ՚ի դասի. դպիր, սաղմոսասաց. երգիչ, տաղասաց։

Chorógrapher քօրօ՛կրէֆըր գ. Կողմնագիր, գաւառագիր:
Chorográphical քօրօկրէ՛ֆիքէլ ած. Կողմնագրական, գաւառագրական:
Chorográphically քօրօկրէ՛ֆիքէլլի մ. Կողմնագրաբար, գաւառագրօրէն:
Chorógraphy քօրօ՛կրէֆի գ. Կողմնագրութիւն, գաւառագրութիւն:
Chórus քօ՛րըս գ. Դաս երգեցողաց, միաբանութիւն երգոց. երաժշտական երգ. երգ 'ի թատրոնի:
Chose չօզ. Կատարեալ ժամանակ to Choose բայի:
Chósen չօզն. Անցեալ ընդունելութիւն կրաւորական to Choose բայի:
Chough չըֆ գ. Թռչուն ինչ:
Choule չուլ գ. Խածի (թռչնոյ):
Chouse չաուս գ. Խաբեբայ, նենգաւոր, խորամանկ. խաբէութիւն, նենգութիւն, խորամանկութիւն:
To Chouse, բ, ն. Խաբել, պատրել, նենգել, շորթել, գողանալ:
Chrism քրիզմ գ. Մեռոն, իւղ դրոշմին, օծումն սուրբ:
Chrísom քրի՛զըմ գ. Մանուկ վախճանեալ իբրև ամսօրեայ:
To Chrísten քրի՛սսըն բ, ն. Մկրտել, կնքել, անուանել:
Chrístendom քրի՛սսընտըմ գ. Քրիստոնեայք, ժողովուրդ կամ աշխարհ քրիստոնէից:
Chrístening քրի՛սսընինկ գ. Մկրտութիւն, հանդէս մկրտութեան:
Chrístian քրի՛սթիըն գ. Քրիստոնեայ:
Chrístian, ած. Քրիստոնէական:
Chrístian-name քրի՛սթիըն-նէյմ գ. Քրիստոնէական անուն, անուն մկրտութեան:
Chrístianism քրի՛սթիընիզմ գ. Քրիստոնէութիւն, քրիստոնէական կրօնք կամ հաւատք. քրիստոնեայք, ժողովուրդ քրիստոնէից:
Christiánity քրիսթիէ՛նիթի գ. Քրիստոնէութիւն, հաւատք քրիստոնէից:
To Chrístianize քրի՛սթիընայզ բ, ն. Քրիստոնեայ առնել, դարձուցանել 'ի քրիստոնէութիւն:
Chrístianly քրի՛սթիընլի մ. Քրիստոնէաբար, իբրև զքրիստոնեայ:
Chrístmas քրի՛սմըս գ. Ծնունդ Քրիստոսի, տօն ծննդեանն Քրիստոսի:
Chrístmas-box քրի՛սմըս-պօքս գ. Պահանջանակ տրոց կամ պարգևաց 'ի տօնի ծննդեանն Քրիստոսի:
Christ's-thorn քրա՛յսթս-թհօրն գ. Բոյս ինչ (փուշ Քրիստոսի):
Chromátick քրօմէ՛թիք ած. Գունոյ, գունաւոր. կորձային (խաղ կամ երաժշտութիւն):
Chrónical կամ Chrónick քրօ՛նիքէլ, քրօ՛նիք ած. Քրոնիկեան, ժամանակեալ կամ երկարատև (հիւանդութիւն):
Chrónicle քրօ՛նիքլ գ. Քրոնիկոն, ժամանակագրութիւն. պատմութիւն, վիպասանութիւն:
To Chrónicle, բ, ն. Յիշատակել 'ի քրոնիկոնի, դնել 'ի ժամանակագրութե կամ 'ի պատմութեան. ժամանակագրել, արձանագրել, անցուցանել 'ի յիշատակարան, պատմագրել:
Chrónicler քրօ՛նիքլըր գ. Ժամանակագիր. պատմագիր, վիպասան, յիշատակագիր:
Chrónogram քրօ՛նօկրէմ գ. Ժամանակագիր, թուական, յիշատակարան:
Chronogrammátical քրօնօկրէմմէ՛թիքէլ ած. Ժամանակագրական, թուականի, յիշատակարանի:
Chronográmmatist քրօնօկրէ՛մմէթիսթ գ. Ժամանակագիր, թուականագիր, յիշատակագիր:
Chronóloger քրօնօ՛լօճըր գ. Ժամանակագիր, ժամանակաբան:
Chronológical քրօնօլօ՛ճիքէլ ած. Ժամանակագրական, ժամանակագրութեան:
Chronológically քրօնօլօ՛ճիքէլլի մ. Ժամանակագրաբար, իբրև զժամանակագիր, ըստ կանոնի ժամանակագրաց:
Chronólogist քրօնօ՛լօճիսթ գ. Ժամանակագիր, ժամանակախօս:
Chronólogy քրօնօ՛լօճի գ. Ժամանակագրութիւն. տումարագիտութիւն, համարողութիւն:
Chronómeter քրօնօ՛միթըր գ. Ժամանակաչափ (գործի):
Chry'salis քրի՛սէլիս գ. Ոսկեգոյն տեսիլ շերամոյ:
Chry'solite քրի՛սօլայթ գ. Ոսկեքար, ոսկեակն:
Chry'soprasus քրի՛սօփրէսըս գ. Քրիսոպրասոս կամ քրիւսոպրասոս:
Chub չըպ գ. Ձուկն ինչ գետոյ, որ կոչի և Cheven.
Chúbbed չը՛պպիտ ած. Մեծագլուխ իբրև զchub ձուկն:
Chuck չըք գ. Կանչիւն կամ կարկաչիւն հաւու. տղայակ 'ի ներքոյ կզակին 'ի նշան գգուանաց:
To Chuck, բ, չ. Կանչել, կարկաչել (իբրև զհաւ), գրգալ:
To Chuck, բ, ն. Կոչել իբրև զհաւ ըղձալս իւր, գրգալ. հարկանել 'ի ներքոյ կզակին՝ հնչեցուցանել զատամունս:
Chúck-farthing չը՛ք-ֆարթհինկ գ. Խաղ

մանկանց, արկանելով զգրամն 'ի փոսորակ՝ որով և հնչէ. (գրամահնչիկն)։

To Chúckle չըք՚քլ բ, չ. Բարձրաձայն ծի֊ծաղել։

To Chúckle, բ, ն. Կրկջալ, կոչել զձագս իւրև զհաւ. գգուել, խանդաղատել։

Chúet չու՚իթ գ. Դժուարածաւալելի կե֊րակուր։

Chuff չըֆ գ. Բթամիտ, թանձրամիտ, ա֊պուշ, գեղջուկ, տխմար։

Chúffily չըֆ՚ֆիլի մ. Տխմարաբար, ան֊մտաբար, գեղջկօրէն։

Chúffiness չըֆ՚ֆինէս գ. Տխմարութիւն, անմտութիւն, բրտութիւն։

Chúffy չըֆ՚ֆի ած. Բթամիտ, թանձրա֊միտ, տխմար, ռամիկ, բիրտ, անօպայ։

Chum չըմ գ. Ընկեր, սենեկակից։

Chump չըմփ գ. Հաստր կամ կոճղ փայ֊տի, ստուար կոճ փայտի։

Church չըրչ գ. Եկեղեցի (ժողով հա֊ւատացելոց). եկեղեցի, տաճար։

To Church, բ, ն. Երթալ յեկեղեցի կամ 'ի տաճարն զկնի քառասնօրեայ աւուրց ծննդեան, երթալ յեկեղեցի 'ի շնորհա֊կալութիւն Աստուծոյ։

Chúrch-ale չըրչ՚էյլ գ. Տարեդարձ նա֊ւակատեաց եկեղեցւոյ։

Church-attíre չըրչ-էթթայր գ. Սպասք կամ զգեստք եկեղեցւոյ։

Chúrchman չըրչ՚մէն գ. Եկեղեցական, ժառանգաւոր եկեղեցւոյ, կղեր, քահա֊նայ, պաշտօնեայ եկեղեցւոյ. հետեւող ե֊կեղեցւոյն անգղիացւոց։

Church-wárdens չըրչ-ուօ՚րտընզ գ. Եկե֊ղեցպանք։

Chúrch-yard չըրչ՚եարտ գ. Գերեզմանա֊տուն եկեղեցւոյ, գերեզմանք աւընթեր ե֊կեղեցւոյ։

Churl չըրլ գ. Գեղջուկ, գիւղական, շի֊նական, հողագործ. բիրտ, անօպայ, ան֊մարդի. թշուառական, հէք. չար, անզգամ, ապառում. կծծի, կարկամ։

Chúrlish չըր՚լիշ ած. Բիրտ, անօպայ, անմարդի, ժանտ, անգութ, վայրագ. կըծ֊ծի, կարկամ. խիստ, անանցանելի, դժըն֊դակ, կարծր։

Chúrlishly չըր՚լիշլի մ. Գեղջկօրէն, շի֊նականագոյնս, բրտաբար, անողորմ։

Chúrlishness չըր՚լիշնէս գ. Գաղանու֊թիւն, ժանտութիւն, վայրենութիւն, բըր֊տութիւն, անգթութիւն, անմարդութիւն։

Churme չըրմ գ. Աղմուկ, աղաղակ, շա֊չիւն, բոմբիւն, շառաչիւն։

Churn չըրն գ. Խնոցի, գուղ կաթին՝ յո֊րում հարկանեն զկոգի։

To Churn, բ, ն. Շարժել, հարուլ, հար֊կանել. հարուլ զկաթն, շինել կոգի հար֊մամբ կաթին։

Chúrrworm չըր՚ուըրմ գ. Միջատ ինչ։

Chyláceous քայլէ՚շըս ած. Մամացային։

Chyle քայլ գ. Մամոց։

Chylifáction քիլիֆէ՚քշըն գ. Փոխարկումն 'ի մամոց։

Chylifáctive քիլիֆէ՚քթիվ ած. Փոխար֊կիչ 'ի մամոց։

Chylopoétick քայլօփօէ՚թիք ած. Մամոցա֊րար, մամոցագործ։

Chy'lous քա՚յլըս ած. Մամոցային, որ ու֊նի զմամոց։

Chy'mical կամ Chy'mick քի՚միքէլ, քի՚միք ած. Քիմիական։

Chy'mically քի՚միքէլլի մ. Քիմիապէս, ըստ արհեստի քիմիագործաց։

Chy'mist քի՚միսթ գ. Քիմիագործ, քիմիա֊կան, ուսուցիչ քիմիական արհեստի։

Chy'mistry քի՚միսթրի գ. Քիմիագործու֊թիւն, քիմիական արհեստ, քիմիականութիւն։

Cibárious սայպէ՚րիըս ած. Կերակրեղէն, ուտելոյ, 'ի կերակուր։

Cíbol սի՚պօլ գ. Մանր սոխ։

Cícatrice կամ Cícatrix սի՚քէթրիս գ. Սպի. նշան, կնիք։

Cicatrísant սիքէթրա՚յզէնթ գ. Սպիացու֊ցիչ սպեղանի։

Cicatrísive սիքէթրա՚յսիվ ած. Սպիացու֊ցիչ։

Cicatrizátion սիքէթրիզէ՚շըն գ. Սպիացու֊ցումն. սպի, կնիք կամ կցումն վիրաց։

To Cícatrize սի՚քէթրայզ բ, ն. Սպիացու֊ցանել, կցել կամ բուժել զվէրս։

Cícely սի՚սըլի գ. Խոտ ինչ անուշահոտ։

Cichoráceous սայքօրէ՚շըս ած. Եղերդայ֊ին, գառնիճեան։

To Cícurate սի՚քիուրէյթ բ, ն. Ընտելա֊ցուցանել, նուաճել, ամոքել, քաղցրացու֊ցանել։

Cicurátion սիքիուրէ՚շըն գ. Կրթութիւն, մարզումն, ընտելութիւն, ամոքումն, նը֊ւաճումն։

Cíder սա՚յտըր գ. Ցքի 'ի հիւթոյ պտղոյ. օշարակ 'ի հիւթոյ խնձորոյ։

Cíderist սա՚յտըրիսթ գ. Որ յօրինէ զցքի 'ի հիւթոյ պտղոյ, օշարակագործ։

Cíderkin սա՚յտըրքին գ. Ցքի հանեալ 'ի քամեալ մրոյ խնձորոյ։

Cierge սիըրճ գ. Կերոն, մոմ, մոմեղէն։

Cíliary սի՚լիէրի ած. Արտեւանանց աչաց։

Cilícious սիլի՚շըս ած. Մազեղէն, խա֊րազն։

Ciméliarch սիմի՚լիարք գ. Աւանդապահ եկեղեցւոյ։

Címeter սի՚միթըր գ. Դաշնակ, սուսեր կարճ և կոր։

Cíncture սի՛նգքչուր գ. Գօտի, կամար. փակարան, շրջապատ, պատնէշ. կամար սեան:

Cínder սի՛նտըր գ. Ածուխ, կայծ կամ կրակ անցուցեալ, մոխիր հանքային ածխոյ. կայծակն կամ ածուխ հրացեալ:

Cínder-woman կամ Cínder-wench սի՛նտըր-ուըմըն, սի՛նտըր-ուէնչ գ. Կին աղքատ՝ որ 'ի մոխրի խնդրէ զածուխ կամ զկայծակն անցուցեալ:

Cinerátion սինըրէ՛շըն գ. Փոխարկումն 'ի մոխիր:

Cinerítious սինըրի՛շըս ած. Մոխրային, մոխրանման, մոխրատարատ:

Cinérulent սինէ՛րիուլէնթ ած. Մոխրալից, մոխրաթաթաւ:

Cíngle սինկլ գ. Փոկ երիվարաց:

Cínnabar սի՛ննէպար գ. Կինաբարիս:

Cínnamon սի՛ննէմըն գ. Կինամոն, կինամոմն, դարիչենի:

Cinque սինք գ. Հինգ, հնգեակ:

Cinque-foil սինք-ֆօյլ գ. Հնգատերեւեան բոյս:

Cinque-pace սինք-փէյս գ. Հնգոտնեան (կաքաւ ինչ ոտից):

Cinque-ports սինք-փօրթս գ. Հնգեքին նաւահանգիստք Անգղիոյ հանդէպ Գաղղիոյ:

Cinque-spotted սինք-սփօթթէտ ած. Որ ունի հինգ արատս կամ նշանս:

Címon սա՛յըն գ. Բողբոջ, ընձիւղ, շառաւիղ. պատուաստ:

Cípher սա՛յֆըր գ. Թուանշան, զրօ. փականիր անուան. նշանագիրք. խրթնագրութ:

To Cípher, բ, չ. Ի կիր արկանել զթուաբանութիւն, թուել, համրել:

To Cípher, բ, ն. Խրթնագրել, նշանագրել:

To Círcinate սըրսինէյթ բ, ն. Կարկինել, բոլորակել, շրջանակել:

Circinátion սըրսինէ՛շըն գ. Կարկինումն, շրջանակութիւն, բոլորակութիւն, շրջան, բոլորակ, ծիր:

Círcle սէ՛րքլ գ. Բոլորակ, շրջանակ, պարունակ, ծիր, ոլորտ. պարագայ, սահման. գունտ. բակ, շրջապատ. պար, գումար, դաս, ժողով. շրջան, պարագայութ, կարգ. շրջաբերութիւն, մանուած:

To Círcle, բ, ն. Բոլորել, շրջանակել, շրջան կամ պար առնուլ. պատել, շրջապատել, փակել, պարփակել. բովանդակել, ունել, պարունակել:

To Círcle, բ, չ. Շրջան կամ պար առնուլ, պարագայիլ, շրջաբերիլ, պարայածիլ:

Círcled սէ՛րքլտ ած. Բոլորաձեւ, բոլորակ, բոլորշի:

Círclet սէ՛րքլէթ գ. Բոլորակ, շրջանակ, պարունակ:

Círcling սէ՛րքլինկ ած. Շրջապատ, բոլորակ, բոլորշի, որ պատէ:

Círcuit սէ՛րքիթ գ. Շրջան, շրջագայութիւն, շրջաբերութիւն, պարագայութի. շրջապատ, սահման. շրջանակ, պսակ, բոլորք. պարբերութիւն:

To Círcuit, բ, չ. Շրջան առնուլ, շրջագայիլ, պարայածիլ:

Circuitéer սէրքիթի՛ր գ. Որ շրջան առնու, որ պարայածեալ շրջի:

Circuítion սէրքիուի՛շըն գ. Շրջան, շրջաբերութիւն, մանուած:

Círcular սէ՛րքիուլըր ած. Բոլորաձեւ, բոլորակ, բոլորշի. պարբերական, մանաւոր. հասարակ, սովորն, նուաստ, ռամկական. շրջաբերական (թուղթ):

Circularíty սէրքիուլէ՛րիթի գ. Բոլորակութիւն, ձեւ բոլորշի, բոլորութիւն:

Círcularly սէ՛րքիուլըրլի մ. Բոլորակաձեւ, իբրեւ զբոլորակ. շուրջ, շուրջանակի:

To Círculate սէ՛րքիուլէյթ բ, չ. Շրջան առնուլ, շուրջ գալ, պարագայիլ, պարայածիլ, շրջիլ, յածիլ:

To Círculate, բ, ն. Շրջեցուցանել, յածեցուցանել, դնել շուրջանակի:

Circulátion սէրքիուլէ՛շըն գ. Շրջանակութիւն, շրջան, պարբերութիւն, պարագայութիւն. կարգ, յաջորդութիւն. պարտութիւն:

Círculatory սէ՛րքիուլէթըրի գ. Շրջանարան (անօթ քիմիագործաց):

Circumámbiency սէրքըմէ՛մպիէնսի գ. Շրջապատութիւն:

Circumámbient սէրքըմէ՛մպիէնթ ած. Շրջապատող:

To Circumámbulate սէրքըմէ՛մպիուլէյթ բ, չ. Յածիլ, շուրջ գալ, պարագայիլ, շրջագայիլ, շրջիլ:

To Circumcíse սէրքըմսա՛յզ բ, ն. Թլփատել:

Circumcísion սէրքըմսի՛ժըն գ. Թլփատութի:

To Circumdúct սէրքըմտը՛քթ բ, ն. Բառնալ, խափանել, եղծանել, ջնջել (բառ ի բաւադիտաց):

Circumdúction սէրքըմտը՛քշըն գ. Բարձումն, եղծումն, խափանումն, ջնջումն. յածումն, շրջագայութիւն:

Circúmference սէրքը՛մֆըրէնս գ. Շրջաբերութիւն, շրջապատ. սահման, շրջանակ. գունտ, բոլորակ, պարունակ, սկաւառակ:

To Circúmference, բ, ն. Շրջապատել, պարունակել, շրջափակել, պատել:

Circumferéntor սէրքըմֆըրէ՛նթըր գ. Շրջաբերող կամ անկիւնաչափ (գործի երկրաչափական: [բոյր:

Círcumflex սէ՛րքըմֆլէքս գ. Ոլորակ, պա

Circúmfluence սէր+ըմֆլիուէնս գ. Փակմնք կամ զեղումն ջուրց։

Circúmfluent սէր+ըմֆլիուէնտ ած. Որ հոսէ շուրջանակի, որ զեղանի։

Circúmfluous սէր+ըմֆլիուըս ած. Որ հոսէ կամ զեղանի շուրջանակի, շրջահոսան, որ պատէ ջուրբք, ջրապարփակ։

Circumforáneous սէր+ըմֆորէյնիըս ած. Շրջմոլիկ, աստանդական, որ շրջի տանէ 'ի տուն։

To Circumfúse սէր+ըմֆիուզ բ, ն. Սփռել, տարածել, ծաւալել շուրջանակի, շրջապփիւռ ծաւալել։

Circumfúsile սէր+ըմֆիուսիլ ած. Զոր մարթ է շրջապփիւռ ծաւալել կամ տարածել, ծաւալական, տարածական։

Circumfúsion սէր+ըմֆիուժըն գ. Ծաւալումն, տարածումն։

To Circúmgyrate սէր+ըմճայրէյտ բ, ն. Շրջանակել, պտտեցնել, հոլովել։

Circumgyrátion սէր+ըմճայրէյշըն գ. Պտոյտ, շրջան, հոլովումն, շրջանակումն։

Circumjácent սէր+ըմճէյսէնտ ած. Շրջակայ, մերձակայ, առընթեր, շուրջանակի, պարագայ։

Circumítion սէր+ըմիշըն գ. Շրջագնացութիւն, գնացք շուրջանակի։

Circumligátion սէր+ըմլիկէյշըն գ. Պարապնդումն, կապ, պրկանք։

Circumlocútion սէր+ըմլոքիուշըն գ. Շրջաբանութիւն, մանուածք կամ ընդարձակութիւն բանից։

Circummúred սէր+ըմմիուրտ ած. Շրջապատեալ, պատեալ որմով։

Circumnávigable սէր+ըմնէվիկէպլ ած. Նաւարկելի շուրջանակի։

To Circumnávigate սէր+ըմնէվիկէյտ բ, ն. Նաւարկել շուրջանակի։

Circumnavigátion սէր+ըմնէվիկէյշըն գ. Նաւարկութիւն շուրջանակի։

Circumnávigator սէր+ըմնէվիկէյթըր գ. Որ նաւարկէ շուրջանակի։

Circumplicátion սէր+ըմփլիքէյշըն գ. Պատատումն շուրջանակի, փաթոյթ։

Circumpólar սէր+ըմփոլըր ած. Շուրջ բեւեռական։

Circumposítion սէր+ըմփոզիշըն գ. Շրջադրութիւն, դնումն կից դիրք շուրջանակի։

Circumrásion սէր+ըմրէյժըն գ. Գերծումն կամ քերումն շուրջանակի։

Circumrotátion սէր+ըմրոթէյշըն գ. Շրջան, պտոյտ, հոլովումն։

To Círcumscribe սէր+ըմսքրայպ բ, ն. Պարագրել, պարփակել, սահմանել, փակել ընդ սահմանաւ։

Circumscríption սէր+ըմսքրիփշըն գ. Պարագրութիւն, սահման, կապար։

Circumscríptive սէր+ըմսքրիփթիվ ած. Պարագրական, պարագրիչ, պարագրող, որ սահմանէ, որ փակէ ընդ սահմանաւ։

Circumspéct սէր+ըմսփէքթ ած. Զգուշաւոր, խոհական, մտադիր, զգաստ, աչալուրջ, զգօն, շրջահայեաց։

Circumspéction սէր+ըմսփէքշըն գ. Զգուշութիւն, խոհեմութիւն, զգօնութիւն, արթնութիւն, մտադրութիւն, շրջահայեցութիւն։

Circumspéctive սէր+ըմսփէքթիվ ած. Աչալուրջ, արթուն, զգուշաւոր, նախահայեաց։

Circumspéctively սէր+ըմսփէքթիվլի մ. Զգուշութեամբ, արթնութբ, մտադիր։

Círcumspectly սէր+ըմսփէքթլի մ. Զգաստութեամբ, զգուշութեամբ։

Círcumspectness սէր+ըմսփէքթնէս գ. Ըզգուշութն, արթնութիւն, շրջահայեցութն։

Círcumstance սէր+ըմսթէնս գ. Պարագայ. հանգամանք, վիճակ. անցք, պատահումն։

To Círcumstance բ, ն. Դնել յայս ինչ հանգամանս կամ վիճակ, վիճակել։

Círcumstant սէր+ըմսթէնթ ած. Շրջակայ, ընթերակայ, մերձակայ։

Circumstántial սէր+ըմսթէնշըլ ած. Պատահական, գլխաւածական. առանձին, մի ըստ միոջէ, մանրապատում, ըստ ամենայն պարագայից։

Circumstantiálity սէր+ըմսթէնշիէլիթի գ. Պատահականութիւն, հանգամանք։

Circumstántially սէր+ըմսթէնշըլլի մ. Ըստ պատահման, ըստ գլխոց ինչ. առանձին իմն, մի ըստ միոջէ, ըստ ամենայն պարագայից, մանրապատում։

To Circumstántiate սէր+ըմսթէնշիէյթ բ, ն. Դնել յառանձին հանգամանս կամ վիճակ, առանձին իմն վիճակել. ասել կամ նշանակել զամենայն պարագայս, առաջի անել մի ըստ միոջէ։

To Circumvállate սէր+ըմվէլլէյթ բ, ն. Պատնէշ կանգնել շուրջանակի։

Circumvallátion սէր+ըմվէլլէյշըն գ. Կանգնումն պատնիշի. պատնէշ շուրջանակի, պատնէշ պաշարման։

Circumvéction սէր+ըմվէքշըն գ. Շրջաբերութիւն, տանիլն շուրջանակի։

To Circumvént սէր+ըմվէնթ բ, ն. Խաբել, պատրել, արկանել 'ի պատրանս, խարդաւանել։

Circumvéntion սէր+ըմվէնշըն գ. Խաբէութիւն, պատրանք, նենգ, դաւ, դաւաճանութիւն. պաշարումն, ըմբռնումն։

To Circumvést սէր+ըմվէսթ բ, ն. Շուրջ արկանել, ծածկել, զգեցուցանել։

Circumvolátion սէրքըմվօլէյշըն գ. Թաւալք շուրջանակի։

To Circumvólve սէրքըմվօլվ բ, ն. Հոլովել, պտոյտքել, շրջանակել։

Circumvolútion սէրքըմվօլիուշըն գ. Հոլովումն, շրջանակութիւն. հոլով, շրջան, պտոյտ. շրջապտոյտ։

Círcus կամ Cirque սէրքըս, սէրք գ. Կրկէս, ձիընթացք, խաղէաղ, Թատրոն, տեսարան։

Cist սիստ գ. Ծածկոյթ կամ Թաղանդ (ըստ բժշկաց)։

Císted սիստէտ ած. Եդեալ'ի գզրոցի կամ 'ի պարկի։

Cístern սիստըրն գ. Գուբ ջրոյ, ջրհոր. աւազան, կոնք, լոգարան։

Cístus սիստըս գ. Լատան (բոյս)։

Cit սիտ գ. Քաղաքացի անպիտան կամ անարգ։

Cítadel սիտէտէլ գ. Ամրոց, բերդ, միջնաբերդ։

Cítal սայթէլ գ. Ամբաստանք, պարսաւ, մեղադրութիւն, կշտամբանք. կոչումն 'ի դատ, ամբաստանութիւն, կոչումն, վկայութիւն։

Citátion սայթէյշըն գ. Կոչումն յատեան կամ 'ի դատաստան. կոչումն, վկայութիւն. յառաջ բերեալ բանք. յիշատակութիւն։

Cítatory սայթէթօրի ած. Որ կոչէ կամ հրամայէ։

To Cite սայթ բ, ն. Կոչել 'ի դատ, 'ի դատաստան կամ յատեան. հրամայել, կոչել, սախսել, ձգել, յորդորել. յառաջ բերել, յիշատակել։

Cíter սայթըր գ. Որ կոչէ 'ի դատաստան կամ յատեան, դատախազ. յիշատակիչ, վկայ բանից։

Citéss սիթէս գ. Քաղաքացի կին անարգ։

Cíthern սիթհըրն գ. Կիթառ, քնար, տաւիղ։

Cítizen սիթիզըն գ. Քաղաքացի ազնուական. քաղաքացի ռամկական. քաղաքաբնակ, բնակ, բնակիչ։

Cítizen, ած. Քաղաքացի, քաղաքային, քաղաքացւոյ։

Cítrine սիթրին ած. Կիտրոնագոյն, 'ի գոյն կիտրոնի։

Cítrine, գ. Տեսակ ինչ ընտիր բիւրեղի։

Cítron սիթրըն գ. Կիտրոն։

Cítron-tree սիթրըն-թրի գ. Կիտրոնի, ծառ կիտրոնի։

Cítron-water սիթրըն-ուօթըր գ. Օղի հանեալ 'ի կիտրոնէ։

Cítrul սիթրըլ գ. Տեսակ ինչ դդմոյ։

Cíty սիթի գ. Քաղաք. քաղաքացիք, բընակիչք քաղաքի։

Cíty, ած. Քաղաքի կամ քաղաքացւոյ։

Cívet սիվէթ գ. Մուշկ կենդանւոյ։ Civet կամ civet cat, (կենդանի կատուանման) բեշկ մշկոյ։

Cívic սիվիք ած. Քաղաքական (պսակ)։

Cívil սիվիլ ած. Քաղաքային, քաղաքական. քաղաքավար, մարդասէր, համեստ. ծանրաբարոյ, զգաստ, պարկեշտ։

Civílian սիվիլիըն գ. Հմուտ քաղաքական օրինաց, օրէնսգէտ, իրաւագէտ։

Civílity սիվիլիթի գ. Քաղաքականութիւն. քաղաքավարութիւն, մարդասիրութիւն, քաղցրութիւն. կանոնք կամ հրահանգք քաղաքավարութեան։

To Cívilize սիվիլայզ բ, ն. Քաղաքավար առնել, կրթել, մարզել, հրահանգել, ազնուացուցանել։

Cívilizer սիվիլայզըր գ. Որ քաղաքավար առնէ կամ ազնուացուցանէ, հրահանգիչ բարուց։

Cívilly սիվիլլի մ. Ըստ քաղաքական օրինաց կամ իրաւանց, քաղաքականօրէն. քաղաքավարութեամբ, մարդասիրաբար, քաղցրութեամբ։

Cize սայզ գ. Քանակ, քանակութիւն, չափ, ձև։

Clack քլէք գ. Ճառաչիւն ձայնի, շաղակրատանք։ The clack of a mill, Թակ կամ հոսիչ ցորենոյ աղօրեաց։

To Clack, բ, չ. Ճառաչել, շաչել, ղօղանջել. շաղակրատել։

Clad քլէտ ած. Զգեցեալ, արկեալ զիւրև, պճնեալ, զարդարեալ։

Claim քլէյմ գ. Պահանջումն, խնդիր. իրաւունք։ To make claim կամ to lay claim, պահանջել, խնդրել, ունել իրաւունս, բողոք բառնալ։

To Claim, բ, ն. Պահանջել, խնդրել. բողոքել։

Cláimable քլէյմէպըլ ած. Զոր մարթ է պահանջել կամ խնդրել, պահանջելի, բողոքելի։

Cláimant քլէյմէնթ գ. Պահանջող, խնդրող, բողոքարկու։

Cláimer քլէյմըր գ. Պահանջող, խնդրող, բողոքարկու։

To Clámber քլէմպըր բ, չ. Մագլցի ելանել 'ի վեր, կամ յափշտակել խաղալ։

To Clamm քլէմ բ, ն. Մածուցանել, կըպուցել, շաղել։

Clámminess քլէմմինէս գ. Խժեղէն համադամանք, կպչականութիւն։

Clámmy քլէմմի ած. Մածուցիկ, կպչական, խժեղէն, գիւրամած, գիւրակպչելի, շաղական։

Clámorous քլէմըրըս ած. Մեծաբարբառ,

մեծաձայն, բարձրաբարբառ, բազմաղաղակ, մեծագոչ, խռովայոյզ, աղմկալից:

Clámour քլէ՛մըր գ. Աղաղակ, գոչիւն, ձայն, բարբառ:

To Clámour, բ, չ. Աղաղակել, գոչել, ձայն արձակել, աղաղակ բառնալ, կոչել:

Clamp քլէմփ գ. Ագոյց փայտի կամ տախտակի ընդ միմեանս. բազմուն կղմնաերայց:

To Clamp, բ, ն. Ագուցանել զծայրս տախտակաց ընդ միմեանս:

Clan քլէն գ. Ազգատոհմ, ազգ, տուն, տոհմ, ցեղ. ժողով, միաբանութիւն, դաս, աղանդ, հերձուած:

Cláncular քլէ՛նքիուլըր ած. Գաղտնի, ծածուկ, անյայտ:

Clandéstine քլէնտէ՛սթին ած. Գաղտնի, ծածուկ, անյայտ, գաղտագողի:

Clandéstinely քլէնտէ՛սթինլի մ. Գաղտ, գաղտաբար, 'ի ծածուկ, ծածկաբար, լռելեայն, զանխուլ, առանձինն:

Clang քլէն գ. Գոչիւն, բարբառ, ձայն, հնչիւն:

To Clang, բ, չ. Գոչել, հնչել, բարբառել:

Clángour քլէ՛նկըր գ. Գոչիւն, հնչիւն, ձայն, բարբառ:

Clángous քլէ՛նկըս ած. Աղաղակող, մեծագոչ, մեծաձայն, բարձրաբարբառ, հընչող:

Clank քլէնք գ. Ձայն, հնչիւն, բարբառ:

Clap քլէփ գ. Հարուած, բախիւն. թընդիւն, թմբիւն, դղրդիւն, շարժումն, ցընցումն, որոտումն. ծափահարութիւն. վարակումն գաղղիական ախտի:

To Clap, բ, ն. Հարկանել, բախել, բաբախել, կափկափել. յաւելուլ, յարել, դնել, մերձեցուցանել, մուծանել. դղրդել, շարժել. ձգել. ծափել, ծափս հարկանել, ծափաձայն գովել. վարակել: To clap up, կնքել, հաստատել, առնել, կատարել փութանակի:

To Clap, բ, չ. Կնքիլ, փակիլ 'ի վերայ, ձգիլ. անկանիլ 'ի վերայ, մտանել փութանակի, տալ զանձն 'ի ներքս. ծափս հարկանել:

Clápper քլէ՛փփըր գ. Որ ծափս հարկանէ. թակ կամ ուռն զանգակի:

To Clápperclaw քլէ՛փփըրքլօ բ, ն. Նախատել, քրթմնջել:

Cláreneeux կամ Clárencieux քլէրէ՛նշիու գ. Թագաւոր զինուց կամ զօրաց (երկրորդ ինչ յԱնգղիա):

Cláreobscure քլէրօպսքիուր գ. Լուսաստուեր ('ի նկարս):

Cláret քլէ՛րէթ գ. Գինի ինչ Գաղղիոյ:

Cláricord քլէ՛րիքօրտ գ. Նուագարան ինչ բազմաթել:

Clarificátion քլէրիֆիքէ՛շըն գ. Զտութի, պարզութիւն:

To Clárify քլէ՛րիֆայ բ, ն. Զտել, մաքրել, պարզել. լուսաւորել, պայծառացուցանել:

Clárion քլէ՛րիըն գ. Փող, սրինգ, շեփորայ:

Clárity քլէ՛րիթի գ. Լոյս, լուսաւորութիւն, պայծառութիւն, փայլումն:

Cláry քլէ՛յրի գ. Խոտ ինչ (սալվիա մարգաց):

Clash քլէշ գ. Ճկահիւն, շաչիւն, շառաչիւն. հարուած, բախիւն, զարկուած. վէճ, կռիւ, կագ, հակառակութիւն, ներհակութիւն, ընդդիմութիւն:

To Clash, բ, ն. Ճկահեցուցանել, ընդհարկանել, զարկուցանել:

To Clash, բ, չ. Ճկահել, շաչել, շառաչել. բախիլ, ընդհարկանիլ. ընդդիմանալ, հակառակիլ, վիճել:

Clasp քլէսփ գ. Ճարմանդ, կոճակ, չնգղ. համբոյր, գրկախառնութիւն:

To Clasp, բ, ն. Աղխել, պնդել ճարմանդիւ, ճարմանդ արկանել. գրկել, ընդգրրկել, համբուրել. ունել, փակել:

Clásper քլէ՛սփըր գ. Բողբոջ, ընձիւղ կամ խխղեք ծառոց:

Cláspknife քլէ՛սփնայֆ գ. Դանակ զալա[նակաւ:

Class քլաս կամ քլէս գ. Կարգ, դաս, դասակարգութիւն, աստիճան:

To Class, բ, ն. Կարգել, դասակարգել, շարակարգել:

Clássical կամ Clássick քլէ՛սսիքըլ, քլէ՛սսիք ած. Նախադաս, նախապատիւ, գերադոյն, ընտրելագոյն. նախնի կամ ընտիր հեղինակաց, ըստ կարգի կամ 'ի կարգի նախնի հեղինակաց:

Clássick քլէ՛սսիք գ. Նախադաս կմ՛ նախնի հեղինակ:

Clássis քլէ՛սսիս գ. Կարգ, դաս, վիճակ:

Clátter քլէ՛թթըր գ. Ճռնչիւն, թմբիւն, շաչիւն, շառաչիւն, կափիւն. հնչիւն, բարբառ, ձայն, աղմուկ, աղաղակ:

To Clátter, բ, ն. Հնչեցուցանել, հարկանել. վիճել, աղաղակել, ձայն արձակել:

To Clátter, բ, չ. Ճռնչել, շռնչել. շաչել, շառաչել, շկահել. շաղակրատել, բարբանջել, շաղփաղփել. կափկափել:

Clávated քլէ՛վէթէտ ած. Բևեռանման, բևեռապլուխ, գնտածայր:

Cláudent քլօ՛տէնթ ած. Փակող, պարփա[կող:

To Cláudicate քլօ՛տիքէյթ բ, չ. Կաղալ, կաղ գնալ:

Claudicátion քլօտիքէ՛շըն գ. Կաղութիւն, կաղալն:

Clave քլէյվ. Կատարեալ ժամանակ to Cleave բայի:

Clávellated քլէվէլլէյթէտ ած. Արարեալ 'ի տորտոյ այրեցելոյ։

Cláver քլէվըր գ. Տես Clóver.

Clávicle քլէվիքըլ գ. Անրակ։

Clause քլօզ գ. Պարբերութիւն, իմաստ կատարեալ կամ առանձին. պայման, դաշն, թէութիւն։

Cláustral քլօստրէլ ած. Վանական, մենաստանի։

Cláusure քլօժիուր գ. Փականք, փակարան։

Claw քլօ գ. Մագիլ, ճիրան. ունելիք (խեցգետնի կամ կարճի). ձեռն։

To Claw, ք, ն. Ցետել եղնգամբ. ցտել, պատառոտել. քերել։ To claw off կամ away, հանել 'ի բաց, կորզել, խլել։

Cláwback քլօպէք գ. Որ փայփայէ զթիկունս, շողոքորթ, մարդելոյզ։

Cláwed քլօտ ած. Ճիրանաւոր, մագլաւոր։

Clay, քլէյ գ. Կաւ բրուտի։

To Clay, ք, ն. Ծեփել կաւով։

Clay-cold քլէյ-քօլտ ած. Զօրացեալ կամ ցամաքեալ իբրեւ զկաւ, մեռեալ, անկենդան։

Clay-pit քլէյ-փիթ գ. Փոս կաւոյ, տղմուտ։

Cláyey քլէյի ած. Կաւուտ, կաւալից, կաւային, կաւեղէն։

Cláymarl քլէյմարլ գ. Տեսակ ինչ սպիտակ եւ պարարտ կաւոյ։

Clean քլին ած. Յստակ, մաքուր, ականակիտ, պարզ, վճիտ, ջինջ. սպիտակ. ողորկ, փայլուն. սուրբ, անբիծ, անարատ, անախտ, անաղտ։

Clean, մ. Ողջոյն, բոլորովին, ամենեւին, համբուն, համակ։

To Clean, ք, ն. Սրբել, մաքրել, լուանալ, բառնալ զաղտն։

Cléanlily քլէնլիլի մ. Մաքրութեամբ, սրբութեամբ։

Cléanliness քլէնլինէս գ. Մաքրութիւն, սրբութիւն, անարատութիւն, գեղեցկութիւն։

Cléanly քլէնլի ած. Մաքուր, սուրբ. մաքրասէր, սրբասէր. մաքրագործ, որ մաքրէ կամ սրբէ. ամբիծ, անարատ, անշաղախ, անաղտ. ընտիր, գեղեցիկ, վայելուչ, ճարտար։

Cléanly, քլինլի մ. Մաքրութեամբ, անաղտ, վայելուչ իմն օրինակաւ։

Cléanness քլիննէս գ. Մաքրութիւն, սրբութիւն. պարզութիւն. ուղղութիւն, արդարութիւն, ամբծութիւն, անարատութիւն։

To Cléanse քլէնզ ք, ն. Մաքրել, սրբել, լուանալ, ջնջել, բառնալ։

Cléanser քլէնզըր գ. Մաքրական կամ մաքրողական դեղ։

Clear քլիր ած. Յստակ, մաքուր, պայծառ, ականակիտ, անպղտոր, պարզ, լուսափայլ, ջինջ, զուտ, վճիտ. կայտառ, զուարթադէմ, անախտ. անխառն. դիւրիմաց, մեկին, յայտնի, քաջայայտ, ստոյգ, հաւաստի. անստուեր, լուսաւոր. սուրբ, ամբիծ, անարատ, անշաղախ. անաչառ, արդար, արդարակորով. յստակահայեաց, քաջատես, սրատես. անպարտ, անպարտական, ազատ 'ի պարտուց. 'ի բաց հանեալ զծախս կամ զտոյժս. համարձակ, բաց, անխափան. անփոյթ, անվտանգ. զօրաւոր, համարձակաձայն, բարձր։

Clear, մ. Պարզ, մեկին, որոշ, յայտնի. ողջոյն, բոլորովին։

To Clear, ք, ն. Լուսաւորել, պայծառացուցանել, փայլեցուցանել, մաքրել, սրբել, փարատել զմթութիւն. պարզել, բացայայտել. սրբել, արդարացուցանել, անպարտ առնել, ազատ կացուցանել. սրբել, մաքրել, ջնջել, լուանալ. 'ի բաց առնուլ, բառնալ, փարատել. թափել. զտել. ստանալ ազատ յամենայն ծախուց. ունել հրաման ելանելոյ 'ի նաւահանգստէ յետ վճարելոյ զմաքս։

To Clear, ք, չ. Լուսաւորիլ, պայծառանալ, պարզիլ, փարատիլ. ազատիլ, ազատանալ, զերծանիլ։

Cléarance քլիրէնս գ. Թուղթ վկայութեան վասն վճարելոյ նաւուն զմաքս վաճառաց։

Cléarer քլիրըր գ. Լուսաւորիչ, փայլեցուցիչ, պայծառացուցիչ, մաքրիչ, սրբիչ։

Cléarly քլիրլի մ. Պայծառ, պայծառապէս, լուսափայլ. յայտնի, յայտնապէս, որոշակի, պարզ, մեկին, բացայայտակի, անվրէպ. անաչառ, արդարապէս. սոսկ, առանձինն, առանց ծախուց կամ տուժից. բոլորովին, ողջոյն, անթերի, անհրաժեշտ։

Cléarness քլիրնէս գ. Պայծառութիւն, լուսափայլութիւն, լոյս, լուսաւորութիւն, փայլումն. թափանցկութիւն. պարզութիւն, յստակութիւն. սրութիւն (մտաց կամ աչաց). մաքրութիւն, սրբութիւն, անարատութիւն, ամբծութիւն, ազատութիւն 'ի պարտեաց, անպարտականութիւն, անմեղութիւն։

Clearsíghted քլիրսայթէտ ած. Սրատես, յստակահայեաց, նրբամիտ, սրամիտ, հանճարեղ, խոհական։

To Cléarstarch քլիրստարչ ք, ն. Օծանել կամ պատել օսլայիւ։

To Cleave քլիվ ք, չ. Յարիլ, մածանիլ, կռուիլ. միանալ. պատկանիլ. միաբանիլ։

To Cleave, ք, ն. Հերձանել, ճեղքել, պատառել. բաժանել, անջատել։

To Cleave, ք, չ. Պատառիլ, հերձանիլ, ճեղքիլ. բաժանիլ, անջատիլ։

Cléaver քլի՛վըր գ. Սակր մսագործի:

Clees քլիզ գ. Կճղակ:

Clef քլէֆ գ. Բանալի (ըստ երաժշտաց):

Cleft քլէֆթ ած. Ճեղքեալ, բաժանեալ, պատառեալ:

Cleft, գ. Պատառուած, ճեղքուած, բացուած:

To Cléftgraft քլէ՛ֆթկրէֆթ բ, ն. Պատուաստել: [ուաստել:

Clémency քլէ՛մէնսի գ. Գթութիւն, ողորմութիւն, հեզութիւն, քաղցրութի, բարեգթութիւն:

Clément քլէ՛մէնթ ած. Գթած, բարեգութ, ողորմած, մարդասէր, հեզ, քաղցր, քաղցրագութ, աղնուագութ:

To Clepe քլիփ բ, ն. Կոչել (անսովոր):

Clérgy քլէ՛րճի գ. Կղերիկոսք, ուխտ եկեղեցւոյ, եկեղեցականք, ժառանգաւորք եկեղեցւոյ:

Clérgyman քլէ՛րճիմէն գ. Կղերիկոս, ժառանգաւոր եկեղեցւոյ, քահանայ, երէց, եկեղեցական:

Clérical քլէ՛րիքէլ ած. Կղերիկոսական, եկեղեցական, ժառանգաւորաց եկեղեցւոյ:

Clerk քլա՛րք գ. Կղերիկոս, եկեղեցական. աշակերտ, ուսանող, դպիր. դրագիր, քարտուղար. նոտար. դրակարգաց, վերծանող:

Clérkship քլա՛րքշիփ գ. Կղերիկոսութիւն. աշակերտութիւն, դպրութիւն, վերծանութի. դրագրութի, քարտուղարութի:

Cléver քլէ՛վըր ած. Յաջող, յաջողակ, ճարտար, բանիբուն, հնարագէտ. յարմար, պատշաճ, վայելուչ, 'ի դէպ. ընտիր, բարի, գեղեցիկ, գեղադէշ, գեղեցկադէմ, վայելչադեղ:

Cléverly քլէ՛վըրլի մ. Յաջողակութեամբ, ճարտարութեամբ. յարմարապէս, վայելուչս, 'ի դէպ. գեղեցիկ իմն, բարիոք, քաջ:

Cléverness քլէ՛վըրնէս գ. Յաջողակութիւն, ճարտարութիւն, հնարագիտութի, քաջագիտութիւն:

Clew քլիու գ. Կծիկ. առաջնորդ, առաջնորդութիւն, ուղղութիւն:

To Clew, բ, ն. Անցուցանել զպարանն 'ի ծայրս առագաստի նաւուն:

To Click քլիք բ, չ. Ղօղանջել, հնչել:

Clícker քլի՛քըր գ. Ծառայ վաճառականի՝ որ հրաւիրէ մեծաձայն զգնողս:

Clícket քլի՛քէթ գ. Դռնահար, թակ կամ ուռն դրան:

Clíent քլա՛յէնթ գ. Ապաւինեալն 'ի փաստաբան. որ է ընդ պաշտպանութեամբ կամ ընդ հովանաւորութեամբ ուրուք:

Cliénted քլա՛յէնթէտ ած. Որ ունի ապաւինեալս:

Clientéle քլայէնթի՛լ գ. Հովանաւորութիւն, ապաւինութիւն:

Clíentship քլա՛յէնթշիփ գ. Տ. Clientele.

Cliff կամ Clift քլիֆ, քլիֆթ գ. Սեպացեալ ժայռ, գահ, վախք:

Climácter քլայմէ՛քթըր գ. Պարագայ ամաց՝ որոյ ելք կարծի լինել վտանգաւոր, վտանգաւոր ամ կամ ժամանակ կենաց:

Climactérical կամ Climactérick քլիմէքթէ՛րիքէլ, քլիմէքթէ՛րիք ած. Վտանգաւոր (ամ, կամ թիւ ամաց կենաց):

Clímate քլա՛յմէթ գ. Կլիմայ. գաւառ, կողմն, երկիր, նահանգ:

To Clímate, բ, չ. Բնակել, կալ, ունել զբնակութիւն:

Clímature քլա՛յմէչուր գ. Տես Climate.

Clímax քլա՛յմէքս գ. Աստիճան կամ վերելք (ըստ ճարտասանից):

To Climb քլայմ բ, չ. Մագլցել կամ դըժուարաւ ելանել 'ի վեր. ելանել, բարձրանալ: [նել ընդ:

To Climb, բ, ն. Ելանել 'ի վեր, անցանել ընդ:

Clímber քլա՛յմըր գ. Որ ելանէ 'ի վեր կամ բարձրանայ. խոտ սողկական:

Clíme քլայմ գ. Կլիմայ, գաւառ, նահանգ, կողմն, երկիր:

To Clinch քլինչ բ, ն. Ըմբռնել. սեղմել, ամփոփել զմատունս. հաստատել զծայր բեեռին. պնդել, հաստատել:

Clinch, գ. Երկդիմի բան:

Clíncher քլի՛նչըր գ. Կեռ, ճանկ:

To Cling քլինկ բ, չ. Մածանիլ, կառչիլ, յարիլ, միանալ, փարիլ. միաբանել, հետեւել. ծախել, մաշել, սպառել:

Clíngy քլի՛նկի ած. Մածուցիկ, կառչական:

Clínical կմ Clínick քլի՛նիքէլ, քլի՛նիք ած. Մահճական, անկեալ 'ի մահճի. բժշկական:

To Clink քլինք բ, չ. Հնչել, թնդել, դրնդալ:

Clink, գ. Հնչիւն, հարուած, բաղխիւն, թնդիւն, դրնդիւն:

Clínquant քլի՛նքէնթ գ. Գործած ասղնենկար կամ ոսկեհուռ:

To Clip քլիփ բ, ն. Գրկել, ընդգրկել, փարել. խուզել, հատանել, կարել. շրջակըտուր առնել. կարճել, կրճատել, յապաւել. ունել, պարունակել, պարփակել, պարուրել:

Clípper քլի՛փփըր գ. Որ շրջակտուր առնէ զդրամս:

Clípping քլի՛փփինկ գ. Խուզածք, կտուրք:

Clíver քլա՛յվըր գ. Խոտ ինչ:

Cloak քլօք գ. Վերարկու, թիկնոց, լօդիկ. ծածկոյթ, պատրուակ:

To Cloak, բ, ն. Ծածկել վերարկուաւ. ծածկել, թաքուցանել, պատրուակել, ըսքօղել, քօղարկել:

Clóakbag քլօ՛քպէկ գ. Պարկ վերարկուի, պայուսակ:

Clock քլօք գ. Ժամացոյց. սեսակ ինչ բըէզի. ծաղկէնկար գործած 'ի վերայ գուլպայի: What is it of the clock? քանի ժամք են, զինչ ժամ է: Ten o' clock, տասներորդ ժամ է:

Clóckmaker քլօ՛քմէյքըր գ. Ժամագործ, ժամացուցագործ:

Clóckwork քլօ՛քուըրք գ. Շարժումն 'ի ձեռն անուոց և զսպանակաց:

Clod քլօտ գ. Բուռն, կոշտ հողոյ, հողակոշտ. երկիր, հող, գետին. հողազանգուած, հողեղէն կամ կաւեղէն մարմին. զանգուած, մակարդ. Թանձրամիտ, բթամիտ:

To Clod, բ, չ. Զանգիլ, մակարդիլ, ծանիլ:

To Clod, բ, ն. Տափանել, ցաքանել:

Clóddy քլօ՛տտի ած. Հողազանգուած, հողեղէն, կաւեղէն. Թանձրադանդաղ, թանձր, մածեալ, կորդացեալ:

Clódpate քլօ՛տփէյթ գ. Թանձրամիտ, բըթամիտ, ապուշ, անմար:

Clódpated քլօ՛տփէյթէտ ած. Անմիտ, անխմար, ապուշ, թանձրամիտ:

Clódpoll քլօ՛տփօլ գ. Ապուշ, բթամիտ, թանձրամիտ, յիմար, անմիտ, անմար:

Clog քլօկ գ. Անուր, ոտնակապ, տուոնք. խոչ, խափան, արգել. կրկնահողաթափ կանանց. հողաթափ փայտեղէն, սանդալ:

To Clog, բ, ն. Արկանել, դնել 'ի վերայ, ծանրաբեռնել. արգելուլ, խափանել, ունել. խնուլ. լնուլ, խցոլել, ծանրացուցանել:

To Clog, բ, չ. Մածանիլ, կառչիլ, յարիլ. արգել ունել, խափանիլ:

Clógginess քլօ՛կկինէս գ. Խափան, խոչ, դժուարութիւն, կնճիռն:

Clóggy քլօ՛կկի ած. Խափանիչ, արգել:

Clóister քլօ՛յսթըր գ. Վանք, մենաստան. քառակուսի սիւնազարդ:

To Clóister, բ, ն. Փակել կամ դնել 'ի մենաստանի, արգելուլ 'ի վանս. փակել կամ արգելուլ ուրեք:

Clóisteral քլօ՛յսթըրէլ ած. Վանական, միակեցական, առանձնակեաց:

Clóistered քլօ՛յսթըրտ ած. Վանական, փակեալ 'ի մենաստանի, մենակեաց, առանձնակեաց. շրջափակ (սիւնազարդ):

Clóistress քլօ՛յսթրէս գ. Միանձնուհի, կուսան, հաւատաւոր:

Clomb քլօմ. Կատարեալ ժամանակ to Climb բայի:

To Cloom քլում բ, ն. Մածուցանել, խըցնուլ, փակել:

Close քլօս գ. Փակարան, շրջապատ, տեղի փակեալ, շրջապարիսպ, ցանկապատ. փակումն, կնքումն. աւարտ, կնիք, նուաղ կամ ժամ կնքելոյ կամ աւարտելոյ. կոխ, բռնամարտութիւն, վախճան, կատարած:

Close, ած. Փակ, փակեալ, կնքեալ. անմուտ, անել. անտես, անյայտ, թաքուն, գաղտնի. խիտ, թանձր, հոծ, մած, պինդ, ամուր. մածուցիկ, կռուական, խժեղէն. կարճ, համառօտ, հակիրճ. կից. առ, հուպ, մերձ, աւրնթեր. նեղ, անձուկ. սեղմեալ, ամփոփ. մթին, նսեմ, ծածկեալ. անսուր, անսրադին. լուրջ, անժպիտ. մտադիր, ուշադիր, անխոտոր. փչալից, դժուարին, դժուարակնճիռն. Թաքուցեալ, առանձնացեալ, առանձին, մենակեաց. հեռի, մեկուսի, ներքին, անջատեալ. պղտոր, ամպապատ, նսեմազգեաց. պատեալ, պաշարեալ, 'ի նեղ արկեալ. կծծի, կարկամ. անվրէպ, անվթար:

Close, մ. Տես Closely.

To Close քլօզ բ, ն. Փակել, կափուցանել. աւարտել, վախճանել, կատարել. դնել, պարփակել, պարունակել. կցել, միաւորել, յօդել, պնդել, հաստատել. սեղմել:

To Close, բ, չ. Փակիլ. կցիլ, յօդիլ, միաւորիլ, յարիլ: To close upon, դաշն դնել, միաբանիլ: To close with կամ in with, դաշն դնել, միաբանիլ ընդ, յարիլ, միաւորիլ:

Clósebodied քլօ՛սպօտիտ ած. Համդրիճաձև (համդերձ):

Clósehanded քլօ՛սհէնտէտ ած. Որ ունի զձեռն ամփոփեալ, ագահ, կծծի, կարկամ:

Clósely քլօ՛սլի մ. Սեղմամբ, անձկագոյնս. մերձ, աւրնթեր, հուպ, առ, քերելով զ. մտադիր, ուշի ուշով. գաղտ, 'ի ծածուկ, լռելեայն, զանխլաբար. անվթար, անվրէպ, ուղղակի:

Clóseness քլօ՛սնէս գ. Անձկութիւն, սեղմումն, ամփոփումն. մերձաւորութիւն, հպաւորութիւն. խտութիւն, պնդութի, թանձրութիւն, հոծութիւն, ամրութիւն. առանձնութիւն, միայնութիւն. գաղտնութիւն, ծածկութիւն, զգուշութիւն. կըծծութիւն, կարկամութիւն. կապակցութիւն, յարումն, միաբանութիւն:

Clóser քլօ՛զըր գ. Որ աւարտէ կամ կնքէ:

Clósestool քլօ՛սսթուլ գ. Աթոռ 'ի պէտս կարեաց որովայնի:

Clóset քլօ՛զէթ գ. Ներքին կամ առանձին սենեակ. թանգարան, դահլիճ:

To Clóset, բ, ն. Դնել կամ պահել 'ի թանգարանի. պահել, թաքուցանել:

Closh քլօշ գ. Ցաւ յոտս անասնոց:

Clósure քլօ՛ժըր գ. Փակումն, կնքումն. փակումն, կնիք. փակարան, շրջապատ. աւարտ, վախճան, կատարած:

Clot քլաթ գ. Մակարդ, մածուած, թանձրացումն:

To Clot, բ, չ. Մածնուլ, մածանիլ, մակարդիլ, թանձրանալ, խառնալ:

Cloth քլօթհ գ. Կտաւ, կտաւի, ստուի, չուխայ. սփռոց սեղանոյ, սփռոցն. ծածկոյթ կամ ծածկարան անկողնոյ. զգեստք, հանդերձք, ձորձք ('ի յոգնականն, և յայնժամ հնչի քլօզ):

To Clothe քլօզ բ, ն. Զգեցուցանել, արկանել զզգեստ 'ի վերայ. պճնել, զարդարել, հանդերձել, պաճուճել:

Clóthier քլօզհիըր գ. Կտաւագործ, ստուագործ, չուխայագործ:

Clóthing քլօզհինկ գ. Զգեստ, հանդերձ, ձորձ, պատմուճան:

Clothshéarer քլօթհշիըրըր գ. Որ խուզէ զչուխայս:

Clótpoll քլաթփօլ գ. Գռաստամիտ, թանձրամիտ, անմիտ. գլուխ (ասի 'ի նախատինս):

To Clótter քլաթթըր բ, չ. Մածնուլ, մակարդիլ, թանձրանալ:

Clótty քլաթթի ած. Մածուցեալ, մակարդեալ, թանձրացեալ:

Cloud քլաուտ գ. Ամպ. երակք կամ բիծք 'ի քարինս, նիշք. մթութիւն, ստուեր, խաւար, մէգ, թանձրութիւն. ամբոխ, խուժան:

To Cloud, բ, ն. Պատել կամ ծածկել ամպով. մթացուցանել, նսեմացուցանել, ստուերացուցանել, մթագնել. երակս կամ նիշս գործել, բծաւորել:

To Cloud, բ, չ. Ամպել, մթագնիլ կամ պատիլ ամպով:

Clóudberry քլաուտպէրրի գ. Բոյս ինչ:

Clóudcapt քլաուտքէփթ գ. Ամպածածուկ, ամպակիր, երկնաբերձ, բարձրաբերձ:

Cloudcompélling քլաուտքօմփէլլինկ ած. Ամպրոպային կամ ամպահաւաք (Արամազդ):

Clóudily քլաուտիլի մ. Ամպապատ, ըստուերամած, մթագին. մթին, մթութբ, խրթնութեամբ:

Clóudiness քլաուտինէս գ. Ամպ. մթութիւն, նսեմութիւն:

Clóudless քլաուտլէս ած. Անամպ, պայծառ, պայծառ, լուսաւոր, անստուեր, լուսափայլ:

Clóudy քլաուտի ած. Ամպապատ, ամպամած, ամպոտ, ամպեղէն. աղօտ, մթին, խրթին, դժուարիմաց. նսեմ, տխուր, մըթագին. որ ունի երակս կամ բիծս, բծաւոր:

Clove քլօվ. Կատարեալ ժամանակ to Cleave բայի:

Clove, գ. Մեխակ. պճեղն խստորոյ:

Clove-gillyflower քլօվ-ճիլլիֆլաուըր գ. Մեխակ մշկահոտ:

Clóven քլօվն. Ընդունելութիւն անցեալ to Cleave բայի:

Clóven-footed կամ Clóven-hoofed քլօվն-ֆութէտ, քլօվն-հուֆթ ած. Կճղակաբաշխ, թաթաճերձ:

Clóver քլօվըր գ. Տեսակ ինչ առուոյտի: To live in clover, յօրանալ, փափկանալ, զեղխիլ, անառակիլ:

Clóvered քլօվըրտ ած. Կանաչացեալ առուոյտիւ:

Clough քլաֆ գ. Ժայռք լերանց:

Clough, գ. Զիջումն կամ նուազութիւն կշռոյ (ըստ վաճառականաց):

Clout քլաութ գ. Կապերտ հնոտի, ցնցոտի, ջնջոց, ջնջան. կարկատանք, կտորակ. կապերտ սպիտակ 'ի նշաւակ նետից. երկաթի շրջանակ անուոյ:

To Clout, բ, ն. Կարկատել, նորոգել. ծածկել հանդերձիւ կամ կտաւով. յարել, դնել 'ի միասին, խառնել, զանգել:

Clóuted քլաութէտ ած. Մակարդեալ, մածուցեալ, թանձրացեալ. (ուղղութբ պարտ էր ասել Clotted).

Clóuterly քլաութըրլի ած. Գեղջուկ, աըլամար, ապուշ, թանձրամիտ:

Clown քլաուն գ. Գեղջուկ, շինական. բիրտ, ապուշ, անարգի, անօրայ, խորթաբարոյ, անքաղաքավար:

Clównery քլաունըրի գ. Գեւնիկ բարք, բրտութիւն, անարգութիւն, վայրենութիւն:

Clównish քլաունիշ ած. Գեղջուկ, գեւնիկ. բիրտ, անարգի, ապուշ, անօրայ, անքաղաքավար, վայրենաբարոյ:

Clównishly քլաունիշլի մ. Շինականապէս, անհեթեթս, բրտութեամբ, անարգութեամբ, վայրենութեամբ:

Clównishness քլաունիշնէս գ. Բրտութի, անարգութիւն, վայրենութի, ապշութի:

Clown's mustard քլաունզ մըսթէրտ գ. Խոտ ինչ:

To Cloy քլօյ բ, ն. Յագեցուցանել, յափրացուցանել, ձանձրացուցանել, տաղտկացուցանել. խցանել զթնդանօթս:

Clóyless քլօյլէս ած. Անյագ, անձանձրոյթ, անտաղտուկ, որ ոչ յափրացուցանէ կամ տաղտկացուցանէ:

Clóyment քլօյմէնթ գ. Յագեցումն, յափրացումն, տաղտկութի, զզուումն, ձանձրոյթ:

Club քլըպ գ. Բիր, գաւազան, լախտ, մահակ. գաւազան ('ի թղթախաղս). մասն ծախուց զոր պարտ է վճարել իւրա-

քանզի որ յընկերութեան, համգամանք. ժողով. միաբանութիւն. առըք, հարկ, բաժ:

To Club, բ, չ. Տալ կամ վճարել զիւր բաժին, համգամանակել. միաբանիլ, ընկերանալ, ձեռնտու լինել, զօրացուցանել:

To Club, բ, ն. Վճարել կամ տալ զիւր բաժին, համգամանակել, միաբանել:

Clubhéated ++ւբ-հետըտ ած. Մտուարագլուխ:

Clubláw +լըպլօ գ. Օրենք զինուց կամ մարտի:

Clubróom +լըպրում գ. Ժողովարան, խմբարան, սրահ, գաւիթ, սենեակ ժողովոյ:

To Cluck +լըք բ, չ. Կրկռալ հաւուց:

Clump +լըմփ գ. Կոճղ փայտի:

Clumps +լըմփս գ. Անշուշ, յիմար, ապուշ, թանձրամիտ, տգէտ, անարուեստ:

Clúmsily +լըմզիլի մ. Ծխնականօրէն, անհեթեթս, գեղջկաբար:

Clúmsiness +լըմզինէս գ. Բթութիւն, անարուեստութիւն, անյաջողակութիւն, տգիտութիւն:

Clúmsy +լըմզի ած. Գեղջուկ, չինական, տգէտ, սխալ, թանձրամիտ, ապուշ. անարուեստ, անհեթեթ, առանց ճարտարութեան կամ արուեստի:

Clung +լընկ. Կառչեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Cling բայի:

Clung, ած. Աղազուն, չորացեալ, ցամաքեալ:

To Clung, բ, չ. Ցամաքիլ, չորանալ:

Clúster +լըսթըր գ. Ողկոյզ, կարկուռ, դէզ, շեղջ. կծիկ. փունջ. ողկոյզ. գունդ, պարք (մեղուաց). ամբոխ, խառնիճաղանճ բազմութիւն, խուժան:

To Clúster, բ, չ. Ողկուզանալ, փնջանալ, խմբիլ, հաւաքիլ, ժողովիլ:

To Clúster, բ, ն. Խմբել, հաւաքել, ժողովել:

Clúster-grape +լըսթըր-կրէյփ գ. Սեաւ ողկոյզ փոքրիկ:

Clústery +լըսթըրի ած. Ողկուզալից, փնջազարդ, փնջացեալ:

Clutch +լըչ գ. Ճանկ, կեռ, ունելիք. ըմբռնումն, որս. մագիլ, ճիրան, թաթ. ձեռն (առ ի նախատինս):

To Clutch, բ, ն. Ըմբռնել, ունել, ճանկել, մագլել, մագլով ունել, սեղմել բռունք. ամփոփել զձեռն կամ զբռունն:

Clútter +լըթըր գ. Ճիչ, ձայն, աղաղակ:

To Clútter, բ, չ. Ճչել, աղաղակել:

Cly'ster +լիսթըր գ. Գրեխ:

To Coacérvate +օասըրվէյթ բ, ն. Հաւաքել, ժողովել, կուտել, շեղջակուտել, դիզել:

Coacervátion +օասըրվէյշըն գ. Համահաւաքումն, հաւաքումն, կուտակութիւն:

Coach +օչ գ. Կառք:

To Coach, բ, ն. Տանիլ կամ բառնալ 'ի կառս:

Coach-box +օչ-պօքս գ. Նստարան կառավարի:

Coach-hire +օչ-հայր գ. Վարձ կառաց:

Cóachman +օչմըն գ. Կառավար:

To Coáct +օէքթ բ, չ. Գործել 'ի միասին, գործակից լինել:

Coáction +օէքշըն գ. Բռնութիւն, բռնադատութիւն, ստիպումն, վարումն, մղումն:

Coáctive +օէքթիվ ած. Բռնադատիչ, հարկեցուցիչ, ստիպողական. ընդերգործել 'ի միասին, զուգընթաց, գործակից:

Coadjúment +օէճումընթ գ. Փոխուն օգնականութիւն, աջակցութիւն կամ նպաստ միմեանց:

Coadjútant +օէճութընթ ած. Օգնիչ, օգնական, գործակից:

Coadjútor +օէճութըր գ. Օգնական, աջակից, գործակից, ընկեր:

Coadjúvancy +օէճուվընսի գ. Օգնութիւն, օգնականութիւն, նպաստ, ձեռնտուութիւն, գործակցութիւն, աջակցութիւն:

Coadunítion +օէտունիշըն գ. Միաւորութիւն, հաւաքումն, բաղկացութիւն:

To Coagmént +օէկմէնթ բ, ն. Հաւաքել, ժողովել, կուտել, խմբել:

Coagmentátion +օէկմէնթէյշըն գ. Հաւաքումն, ժողովումն, կուտակութիւն, միաւորութիւն, կապակցութիւն, բաղկացումն:

Coágulable +օէկիուլէպլ ած. Որում հնար է խառնալ, մակարդիլ կամ թանձրանալ:

To Coágulate +օէկիուլէյթ բ, ն. Խառնացուցանել, մակարդել, մածուցանել, թանձրացուցանել:

To Coágulate, բ, չ. Խառնալ, մակարդիլ, մածնուլ, թանձրանալ:

Coagulátion +օէկիուլէյշըն գ. Խառնացումն, մակարդումն, մածուած, թանձրութիւն. մածուն, մակարդ, զանգուած, խախաց:

Coágulative +օէկիուլէթիվ ած. Խառնացուցիչ, մակարդիչ:

Coagulátor +օէկիուլէյթըր գ. Խառնացուցիչ, մակարդիչ:

Coal +օլ գ. Ածուխ. ածուխ հանքային. ածուխ վառեալ, կայծակն, կրակ:

To Coal, բ, ն. Ածուխ գործել, յածուխ դարձուցանել. գրել կամ նկարել ածխով:

Coal-black +օլ-պլէք ած. Սեաւ իբրև զածուխ, կարի խիտ սեաւ:

Coal-mine +օլ-մայն գ. Ածխահանք:

Coal-pit քօ՛լ-փիթ գ. Տես Coal-mine.
Coal-stone քօ՛լ-սթօն գ. Քարածուխ։
Coal-work քօ՛լ-ուըրք գ. Ածխահանք։
Cóalery քօ՛լէրի գ. Ածխահանք։
To Coalésce քօէլէ՛ս բ, չ. Զանգիլ, խառնիլ, յարիլ, միանալ։
Coaléscence քօէլէ՛սէնս գ. Զանգումն, խառնումն, յարումն, միաւորութիւն, աճումն։
Coalítion քօէլի՛շըն գ. Յօդ, խառնումն, շաղկապ, միաւորութիւն, յարումն։
Cóaly քօ՛լի ած. Ածխային, ածխանման, ածխախառն։
Coaptátion քօէփթէ՛շըն գ. Զուգայարմարութիւն, բաղադրանութիւն, պատշաճութիւն, յարմարութիւն, համեմատութիւն, յօրինուած։
To Coárct քօա՛րքթ բ, ն. Սեղմել, ամփոփել. պնդել, նեղել, բռնադատել։
Coarctátion քօարքթէ՛շըն գ. Սեղմումն, ամփոփումն, պնդումն. անձկութի. բռնութիւն, բռնադատութիւն, ստիպումն։
Coarse քօրս ած. Անմաքուր, խառն, խառնակ, անսուրբ, պիղծ. անթափ, խոշոր, հաստ, կարծր, խիստ, դժոխըմբեր. բիրտ, ռոպռ, անոպայ, անհեթեթ. անհարթ, անպաճոյճ, անզարդ, անյարմար, անդէպ. նուաստ, անարգ, անպիտան։
Cóarsely քօ՛րսլի մ. Անմաքրութեամբ, խառնակ. նուաստութեամբ, ցածութբ. գեղջկապէս, չնականագոյնս. անարուեստ, անհեթեթս, յանդէպս։
Cóarseness քօ՛րսնէս գ. Անմաքրութիւն, խառնուրդ. կարծրութիւն, հաստութի, խոշորութիւն. անյարմարութիւն, անվայելչութիւն, անարուեստութի. բրտութի. անզարդութիւն, անհարթութիւն, նուաստութիւն։
Coast քօսթ գ. Ծովեզր, ծովափն, եզր կամ ափն ծովու. կողմն, կոյս։ The coast is clear, էանց կամ տեղի ետ վտանգն, եմք յապահովի։
To Coast, բ, չ. Նաւել առ եզերբ ծովու, քերել զցամաքաւ։
To Coast, բ, ն. Քերել առ ծովեզերբ կամ զցամաքաւ։
Cóaster քօ՛սթըր գ. Որ նաւարկէ կամ քերէ զցամաքաւ առ երկիւղի։
Coat քօթ գ. Պատմուճան, զգեստ, վերարկու. վարապանակ, վերտ, զրահ. շուրջազգեստ կանանց կամ տղայոց. կաշի, մորթ. թաղանթ, կեղև, պատեան, ծածկոյթ. նշանակ ազգատոհմից։ [ծածկել։
To Coat, բ, ն. Զգեցուցանել, պատել,
To Coax քօքս բ, ն. Գգուել, փաղաքշել, փայփայել, շողոքորթել։

Cóaxer քօ՛քսըր գ. Փաղաքուշ, շողոմաբար, շողոքորթ։
Cob քօպ գ. Գլուխ, գագաթն. ('ի բարդութիւնս բառից)։
Cob, գ. Թռչուն ինչ ծովային։
Cóbalt քօ՛պէլթ գ. Գօպալդ (հանք)։
To Cóbble քօ՛պըլ բ, ն. Կարկատել, նորոգել. անարուեստ կամ 'ի հարևանցի գործել։
Cóbbler քօ՛պլըր գ. Հնակարկատ. որ անարուեստ կամ 'ի հարևանցի գործէ. անպիտան ոք։
Cóbirons քօ՛պայըրնզ գ. Փայտակալ կամ կրակարայ փայտից։
Cobishop քօպի՛շըփ գ. Եպիսկոպոսակից, օգնական եպիսկոպոսի, քորեպիսկոպոս։
Cóbnut քօ՛պնըթ գ. Խաղ մանկանց ընկուզօք։
Cóbswan քօ՛պսուօն գ. Կարապ մեծ։
Cóbweb քօ՛պուէպ գ. Ոստայն սարդի. դարանք, ծուղակ, որոգայթ։
Coccíferous քօքսի՛ֆէրըս ած. Հատաբեր, որ բերէ հատապտուղ։
Cóchineal քօ՛չինիլ գ. Որդն կարմրոյ։
Cóchleary քօ՛քլիէրի ած. Պտուտակաձև, խխնջաձև։
Cóchleated քօ՛քլիէթէտ ած. Պտուտակաձև. խխնջանման, շրջանակաւոր։
Cock քօք գ. Աքաղաղ, հաւ. արու թռչնոց. սլաք (հողմացուցի). ծորակ, խողովակ, ջրմուղ. գիծ նետին. երկաթ հրացանին՝ որ պինդ ունի զգայլախազն. իշխան, առաջնորդ, պետ. հաւախօս, ժամ խօսելոյ աքաղաղին. մակոյկ կամ նաւակ. բարդ խոտոյ. ձև ինչ գլխարկի. սլաք ժամացուցի կամ արևացուցի. լեզուակ կշռոց։ Cock on the hoop, յաղթական, խրոխտապանծ։
To Cock, բ, ն. Ի վեր ունել, ամբառնալ, բարձրացուցանել, ուղղել, լարել. բարդել կամ դիզել խոտ, յօրինել բարդս խոտոյ։
To Cock, բ, չ. Գլուխ ամբառնալ, բարձրավզել, խրոխտալ, սիգալ, մեծաբանել, յախուռնալ. կրթել զաքաղաղս 'ի կռիւ։
Cockáde քօքէ՛յտ գ. Վարդաձև ժապաւէն 'ի վերայ գլխարկի։
Cóckatrice քօ՛քէթրայս գ. Քարբ։
Cóckboat քօ՛քպօթ գ. Մակոյկ, կուր։
Cóckbroth քօ՛քպրօթհ գ. Արգանակ աքաղաղի։
Cockcrówing քօքքրօ՛ուին գ. Հաւախօս, առաւօտ։ [ղաց։
Cócker քօ՛քըր գ. Սիրող կռուի աքաղա-
To Cócker, բ, ն. Գգուել, փայփայել, խանդաղատիլ 'ի վերայ։

Cóckerel քօ՛քըրէլ գ. Ձագ աքաղաղի, աքլոր:

Cócket քօ՛քէթ գ. Կնիք կամ հրաման մաքսատան:

Cóckfight քօ՛քֆայթ գ. Մարտ կամ կռիւ, մենամարտութիւն աքաղաղաց:

Cóckhorse քօ՛քհօրս ած. Հեծեալ, բարձրեալ, յաղթական, խրոխտապանծ:

Cóckle քօ՛քլ գ. Խեցի, խեցեմորթ. խըխունջն, կողինջ:

Cóckle-stairs քօ՛քլըսթէյրս գ. Սանդուխք կամ ելանելիք շրջանակաւոր:

Cóckle, գ. Որոմն:

To Cóckle, ք, ն. Կծկել, գալարել, խորշոմել, կնճռել:

Cóckled քօ՛քլըտ ած. Խորշոմեալ, կընճռեալ:

Cóckloft քօ՛քլօֆթ գ. Յարկ կամ վերնայարկ տանն:

Cóckmaster քօ՛քմասթըր գ. Որ մարզէ զաքաղաղս 'ի կռիւ:

Cóckmatch քօ՛քմէչ գ. Խաղ կռուոյ աքաղաղաց:

Cóckney քօ՛քնի գ. Ծնունդ Լոնդոնի (ասի 'ի նախատինս). վատ, կնամարդի, անարգ և անփորձ քաղաքացի:

Cóckpit քօ՛քփիթ գ. Տեղի կռուոյ աքաղաղաց. սենեակ մարտիկ զօրականի 'ի նաւու:

Cóckscomb քօ՛քսքօմ գ. Բոյս ինչ. (բըբուկ աքաղաղի):

Cóckshead քօ՛քսհէտ գ. Առուոյտ:

Cóckshut քօ՛քշըթ գ. Լոյս երեկորին, ընդ երեկս, նսեմանալ աւուրն:

Cóckspur քօ՛քսփըր գ. Տեսակ ինչ զղեարի:

Cócksure քօ՛քշուր ած. Յանձնապաստան, վստահ:

Cóckswain քօ՛քսըն գ. Հրամանատար նաւակի:

Cóckweed քօ՛քուիտ գ. Բոյս ինչ:

Cócoa քօ՛քօ գ. Գագաօ:

Cóctile քօ՛քթիլ ած. Թրծուն, թրծեալ:

Cóction քօ՛քշըն գ. Եփումն, եռացումն:

Cod կամ Códfish քօտ, քօ՛տֆիշ գ. Ձուկն ինչ:

Cod, գ. Պատիճ, պատեան, կեղև, փեճեկ:

To Cod, ք, ն. Փակել 'ի պատիճ կամ 'ի պատենի:

Códders քօ՛տտըրզ գ. Որք ժողովեն զոլեռունս:

Code քօ՛տ գ. Գիրք, մատեան. օրէնք կամ մատեան օրինաց:

Códicil քօ՛տիսիլ գ. Յետադրակ, յաւելուած կտակի:

Codílle քօտի՛լ գ. Յաղթութիւն 'ի խաղս թղթոյ:

To Códle քօ՛տլ ք, ն. Եփել, խարշել:

Códling քօ՛տլին գ. Խնձոր խարշեալ կամ բարւոք առ 'ի եփել:

Coéfficacy քօէֆֆի՛քէսի գ. Ազդեցութիւն 'ի միասին, համազդեցութիւն:

Coeffíciency քօէֆֆի՛շէնսի գ. Գործակցութիւն, համագործութիւն:

Coeffícient քօէֆֆի՛շէնթ գ. Գործակից, համագործ, որ ներգործէ 'ի միասին. համարտադրող (թիւ):

Coéliack-passion քօի՛լիէք-փէ՛շըն գ. Տեսակ ինչ թանչից որովայնի:

Coémption քօէ՛մշըն գ. Համագնութիւն, գնել զամենայն:

Coéqual քօի՛քուալ ած. Համահաւասար, հաւասարակից, զուգակից:

Coequálity քօիքուօ՛լիթի գ. Համահաւասարութիւն, հաւասարակցութիւն, հաւասարութիւն, զուգակցութիւն:

To Coérce քօէ՛րս ք, ն. Սանձել, սանձահարել, նուաճել, նհանջել:

Coércible քօէ՛րսիպլ ած. Նուաճելի կամ սանձահարելի:

Coércion քօէ՛րշըն գ. Զսպումն, սանձահարութիւն, պատիժ, խրատ, ուղղութի, նհանջումն յետս:

Coércive քօէ՛րսիվ ած. Պնդիչ. սանձողական, զսպողական, պատժողական, խրատական:

Coesséntial քօէսսէ՛նշէլ ած. Էակից, գոյակից, համէակ, համաբուն, համագոյ, համագոյակից:

Coessentiálity քօէսսէնշիէ՛լիթի գ. Համաբնութիւն, համագոյութիւն:

Coetáneous քօիթէ՛յնիըս ած. Հասակակից, ժամանակակից:

Coetérnal քօիթէ՛րնէլ ած. Յաւիտենակից, մշտնջենակից:

Coetérnally քօիթէ՛րնէլլի մ. Մշտնջենակցութեամբ, իբրև մշտնջենաւորակից, 'ի յաւիտենից, մշտնջենաւոր:

Coetérnity քօիթէ՛րնիթի գ. Յաւիտենակցութիւն, մշտնջենակցութիւն, մշտնջենաւորակցութիւն:

Coéval քօի՛վէլ ած. Ժամանակակից, հասակակից, 'ի նմին ժամանակի:

Coéval, գ. Հասակակից, ժամանակակից:

Coévous քօի՛վըս ած. Ժամանակակից:

To Coexíst քօէկզի՛սթ ք, չ. Կալ 'ի միասին կամ 'ի նմին ժամանակի, էակից կամ համագոյ լինել:

Coexístence քօէկզի՛սթէնս գ. Կալն 'ի միասին կամ 'ի նմին ժամանակի, համագոյութիւն, գոյակցութիւն:

Coexístent քօէկզի՛սթէնթ ած. Որ կայ 'ի միասին կամ 'ի նմին ժամանակի, ժամա-

նախակից, հաւասար էութեամբ, գոյակից:

To Coextend քօէքսթէ՛նտ բ, ն. Զոյգ կամ հաւասար տարածել կամ ձգել:

Coextension քօէքսթէ՛նշըն գ. Զոյգ կամ հաւասար տարածումն, ձգումն կամ տեւողութիւն:

Cóffee քօ՛ֆֆի գ. Գաֆէ:

Cóffeehouse քօ՛ֆֆիհաուս գ. Կրպակ գաֆէի:

Cóffeeman քօ՛ֆֆիմէն գ. Գաֆէավաճառ:

Cóffeepot քօ՛ֆֆիփօթ գ. Անօթ եփելոյ գահֆէ:

Cóffer քօ՛ֆֆըր գ. Արկղ, տապանակ, գանձանակ (դրամոց). գանձ, գանձատուն:

To Cóffer, բ, ն. Գանձել, դնել յարկեղ:

Cóffin քօ՛ֆֆին գ. Դագաղ, արկղ, տապան մեռելոյ. կաղապար խմորեղինաց:

Coffin of a horse, *խոռոչ ներքանի ձիոյ:*

To Cóffin, բ, ն. Դնել զմեռեալն 'ի տապանի կամ 'ի դագաղի:

Cóffure քօ՛ֆֆըր գ. Գլխարկ, գդակ:

Cog քօկ գ. Ատամունք անուոյ:

To Cog, բ, ն. Փայփայել, փաղաքշել. սպրդել, արկանել կամ մուծանել 'ի ներքս ստութեամբ: To cog a die, ուղղակի արկանել զքուէ նարդին, խարդախել, նենգել:

To Cog, բ, ն. Ատամունս յօրինել անուոյ, տատանաձև յօրինել զանիւն:

To Cog, բ, չ. Ստել, խաբել, պատրել:

Cógency քօ՛ճէնսի գ. Բռնութիւն, ոյժ, զօրութիւն, ստիպումն, բռնադատութիւն:

Cógent քօ՛ճէնթ ած. Ուժգին, զօրաւոր, բռնադատիչ, բռնադատական, անհրաժեշտ, անպարտելի:

Cógently քօ՛ճէնթլի մ. Ուժգին, բռնադատութեամբ, բռնի, անհրաժեշտ, հարկաւ:

Cógger քօ՛կըր գ. Մարդելոյզ, շողոքորթ, պատրիչ, խաբեբայ, նենգաւոր:

Cógglestone քօ՛կլսթօն գ. Քար փոքրիկ:

Cógitable քօ՛ճիթէպըլ ած. Խորհելի, մտածելի:

To Cógitate քօ՛ճիթէյթ բ, չ. Խորհել, մտածել, զմտաւ ածել, յածիլ 'ի խորհուրդս:

Cogitátion քօճիթէ՛յշըն գ. Մտածութիւն, խորհուրդ, միտք, խոկումն:

Cógitative քօ՛ճիթէթիվ ած. Որ ունի կարողութիւն խորհելոյ կամ զմտաւ ածելոյ, խոհական, բանական. մտախոհ:

Cognátion քօկնէ՛յշըն գ. Խնամութիւն, ազգակցութիւն. յարաբերութիւն, կապակցութիւն, նմանութիւն, հանգիտութիւն:

Cognisée քօկնիզի՛ գ. Ծանուցեալ տէր կալուածոյ:

Cógnisour քօ՛կնիզըր գ. Որ յանձնէ կամ տայ այլում զկալուածս:

Cognítion քօկնի՛շըն գ. Ճանաչումն, ծանօթութիւն, գիտութիւն:

Cógnitive քօ՛կնիթիվ ած. Ճանաչողական, ըմբռնողական, իմացական:

Cógnizable քօ՛կնիզէպըլ ած. Ծանուցեալ դատաւորի, որ անկանի ընդ քննութեամբ դատաւորի. քննելի, անկեալ ընդ դատաստանաւ. զոր մարթ է ճանաչել կամ գիտել:

Cógnizance քօ՛կնիզէնս գ. Քննութիւն կամ փորձ դատաւորի, հարցափորձ, դատաւորական իշխանութիւն, տեղեկութիւն. նշան, նշանակ:

Cognóminal քօկնօ՛մինէլ ած. Համանուն, փաղանուն, նոյնանուն:

Cognominátion քօկնօմինէ՛յշըն գ. Մականուն, անուն տան կամ ազգատոհմի. մակդրական անուն, աւելի անուն:

Cognóscence քօկնօ՛սսէնս գ. Գիտութիւն, ծանօթութիւն, տեղեկութիւն:

Cognóscible քօկնօ՛սսիպըլ ած. Ճանաչելի, գիտելի:

To Cohábit քօհէ՛պիթ բ, չ. Բնակել կամ կալ 'ի միասին, բնակակից լինել. բնակել ընդ առն կամ ընդ կնոջ:

Cohábitant քօհէ՛պիթէնթ գ. Բնակակից, որ բնակէ կամ կայ 'ի միասին:

Cohabitátion քօհէպիթէ՛յշըն գ. Բնակակցութիւն, բնակել 'ի միասին ընդ ումեք. բնակութիւն ընդ առն կամ ընդ կնոջ:

Cohéir քօէ՛յր գ. Ժառանգակից, հաղորդ ժառանգութեան:

Cohéiress քօէ՛յրէս գ. Կին ժառանգակից:

To Cohére քօհի՛ր բ, չ. Յարիլ, միանալ, յօդիլ, կցիլ. շարամանիլ. 'ի դէպ գալ, պատկանիլ, յարմարիլ, պատշաճիլ. միաբանիլ, միաբան կամ համաձայն լինել:

Cohérence *կամ* Cohérency քօհի՛րէնս, քօհի՛րէնսի գ. Յարումն, միաւորութիւն, կցորդութիւն, յօդ, յարակցութիւն, յարմարութիւն. վայելուչ հիւսուած կամ շարամանութիւն, յարմարութիւն կամ կարգ բանի:

Cohérent քօհի՛րէնթ ած. Յարակից, կից, կցորդ, միաւորեալ, յօդեալ, պատկանեալ. յարմար, պատշաճ, վայելուչ, յանկաւոր, քաջայարմար:

Cohésion քօհի՛ժըն գ. Բաղակցութիւն. յարակցութիւն, կցորդութիւն, յօդ, միաւորութիւն, յարումն. վերաբերութիւն, հաղորդութիւն:

Cohésive քօհի՛սիվ ած. Բաղակցական, յարակից:

Cohésiveness քօհի՛սիվնէս գ. Բաղակցութիւն, յարակցութիւն:

To Cohíbit քօհի՛պիթ բ, ն. Արգելուլ, խափանել, հրաժարեցուցանել։

To Cóhobate քօ՛հօպէյթ բ, ն. Վերստին թորել կամ զտել։

Cohobátion քօհօպէ՛յշըն գ. Կրկին թորումն կամ զտումն։

Cóhort քօ՛հօրթ գ. Գունդ կամ խումբ բեր հինգ հարիւր հետևակ զօրաց առ հռոմայեցիս. զօրք կամ զօրականք։

Cohortátion քօհօրթէ՛յշըն գ. Յորդոր, խրախոյս, քաջալերութիւն։

Coif քօ՛յֆ գ. Գլխարկ, գդակ։

Cóifed քօ՛յֆտ ած. Որ ունի գլխարկ. գըլդակաւոր։

Coigne քօյն գ. Անկիւն։

Coil քօյլ գ. Ամբոխ, աղաղակ, շփոթ, խռովութիւն. ամփոփումն, գալարումն։

To Coil, բ, ն. Կծկել, ամփոփել, սեղմել, գալարել։

Coin քօյն գ. Անկիւն։

Coin, գ. Դրամ հատեալ, կնիք կամ պատկեր դրամոց, դրամ. վճար, հատուցումն։

To Coin, բ, ն. Դրամ հատանել, կնքել, դրոշմել կամ հարկանել դրամ. գտանել ճարտարութեամբ, արուեստակել, հնարել, առեղծանել, նենգել, մեքենայել, խարդախել։

Cóinage քօ՛յնէճ գ. Դրամահատութիւն. դրամ հատեալ կամ կնքեալ. ծախք դրամահատութեան. գին, հնարք, ճարտարութիւն, արուեստակութիւն, մեքենայք։

To Coincíde քօինսա՛յտ բ, չ. Զուգընթանալ 'ի նոյն կէտ, պատահիլ 'ի նոյն. զուգընթանալ, ընթացակից լինել, միաբանիլ։

Cóincidence քօ՛ինսիտէնս գ. Զուգընթացութիւն երկուց (գծից 'ի նոյն կէտ). զուգընթացութիւն, գիմումն 'ի միասին առ նոյն վախճան. գիպուած կամ պատահումն իրաց 'ի նմին ժամանակի։

Coíncident քօինսիտէնթ ած. Անկեալ կամ զուգընթացեալ 'ի նոյն կէտ. որ պատահէ 'ի նմին ժամանակի. զուգընթաց, համեմատ, քաջադէպ։

Coindicátion քօինտիքէ՛յշըն գ. Համանշան, համանշանակ, նշանակելն 'ի միասին։

Cóiner քօ՛յնըր գ. Դրամահատ, դրամահար. որ հատանէ սուտ դրամ, դրամանենգ, խարդախիչ դրամոց. հնարագիւտ, ճարտարող, նենգիչ։

To Cojóin քօճօ՛յն բ, չ. Յարիլ, միանալ, միաբանիլ ընդ ումեք, պաշտօնակից լինել։

Coístril քօի՛սթրիլ գ. Երկչոտ կամ թիկնադարձոյց բազէ։

Coit քօյթ գ. Խաղալիկ քար տափարակ զոր ձգեն 'ի նպատակն։

Coítion քօի՛շըն գ. Մերձաւորութիւն (մարմնական), զուգաւորութիւն, խառնակութիւն, խառնք. միաւորութիւն, յարակցութիւն։

Coke քօ՛ք գ. Այրեցած կամ հանքային ածուխ։

Cólander քը՛լէնտըր գ. Պարզուա, քամոց։

Colátion քօլէ՛յշըն գ. Պարզումն, քամումն, զտումն։

Cólature քօ՛լէչիուր գ. Պարզումն, քամումն, մզումն. քամածք, մզածք։

Cólbertine քօ՛լպէրթին գ. Ժապաւէն ինչ։

Cólcothar քօ՛լքօթհար գ. Գանկ (ըստ քիմիականաց, կամ մրուր մնացեալ զկնի թորելոյ կամ զտելոյ)։

Cold քօլտ գ. Ցուրտ, ցրտութիւն. հարբուղխ պատճառեալ 'ի ցրտոյ։

Cold, ած. Ցուրտ, ցրտագին, ցրտաշունչ, դառնաշունչ. դանդաղ, պղերգ, յամր, անյօժար, անփոյթ. հեռացեալ 'ի սրտոյ, անկարեկից. մեղկ, գաղջ, թոյլ, անազդելի. անախորժելի, առանց ցանկութե. հանդարտ, յամրաշարժ, հեզիկ. սակաւ, նուազ. ցամաք, ցամաքեալ։

Cóldly քօ՛լտլի մ. Ցրտութեամբ, ցրտագին. անշարժ, անյօժար, հեզգութեամբ, դանդաղանօք, անմտադիր։

Cóldness քօ՛լտնէս գ. Ցրտութի, ցուրտ. հեզգութիւն, գաղջութիւն, պղերգութի, անհոգութիւն, ցամաքութիւն սրտոյ. անախտութիւն։

Cole քօլ գ. Կաղամբ։

Cólewort քօ՛լուըրթ գ. Տեսակ ինչ կաղամբի։

Cólick քօ՛լիք գ. Խիթ աղեաց։

Cólick, ած. Որ պատճառէ զխիթ կամ զցաւ աղեաց։

To Collápse քօլլէ՛փս բ, չ. Ծոշափել ըղծայրս միմեանց, փակիլ։

Collápsion քօլլէ՛փշըն գ. Անկումն 'ի վերայ միմեանց, փակումն։

Cóllar քօ՛լլըր գ. Անուր, մանեակ. օձիք, փողպատ։ To slip the collar, թափել զանձն, զերծանիլ, ճողոպրիլ։

Cóllar-bone քօ՛լլըր-պօն գ. Անրակ, երկոքին ոսկերք առընթեր պարանոցի։

To Cóllar, բ, ն. Ունել զպարանոցէն կամ զօձեացն. ոլորել զմիս և կապել։

To Colláte քօլլէ՛յթ բ, ն. Բաղդատել, համեմատել. ընծայել, տալ, մատուցանել. կարգել թոշակ եկեղեցական։

Colláteral քօլլէ՛թըրէլ ած. Կողմնական, 'ի կողմանէ. զուգահեռական. յամենայն կողմանց, շուրջանակի, շրջապատ. կողմնական կամ հաւասար (ազգակից). անուղղակի, ընդմիջական, հեռաւոր. զուգընթաց։

Collàterally քօլլէ՛թէրէլլի մ. Կողմնակի, 'ի կողմանէ. անուղղակի. կողմնական կամ հաւասար ազգականութեամբ:

Collátion քօլլէ՛շըն գ. Տուչութիւն, տուրք, պարգեւ, ընծայ. բաղդատութիւն, համեմատութիւն. տուչութիւն եկեղեցական վիճակի. ճաշ թեթեւ:

Collatítious քօլլէթի՛շըս ած. Հանգանակեալ, արովք բազմաց:

Collátor քօլլէ՛թըր գ. Բաղդատիչ, համեմատող. վիճակաբաշխ:

To Colláud քօլլօ՛տ ե, ն. Գովել, յաւելուլ 'ի գովեստն:

Cólleague քօ՛լլիկ գ. Պաշտօնակից, իշխանակից, ընկերակից:

To Colléague քօլլի՛կ ե, ն. Յաւելուլ, յարել, կապակցել, միաւորել:

To Cóllect քօ՛լլէքթ ե, ն. Հաւաքել, ժողովել, կուտել. յաւելուլ, գումարել. քաղել, կթել. 'ի վերայ բերել, իմաստասիրել, մակաբերել: To collect himself, զգաստանալ, զարթնուլ, ժողովել կամ ամփոփել զմիտս, գտանալ յուշ իւր, մտաբերել:

Cóllect քօ՛լլէքթ գ. Համառօտ աղօթք կամ մաղթանք:

Collectáneous քօլլէքթէ՛նիըս ած. Հաւաքածոյ, ժողովածոյ, հաւաքեալ կամ ժողովեալ 'ի մի, ծաղկաքաղ:

Colléctible քօլլէ՛քթիպըլ ած. Զոր մարթ է հաւաքել, կամ մակաբերել:

Colléction քօլլէ՛քշըն գ. Հաւաքումն, ժողովումն. քաղուած, գումար. հետեւանք, մակաբերութիւն:

Collectítious քօլլէքթի՛շըս ած. Հաւաքեալ, ժողովեալ, հաւաքածոյ:

Colléctive քօլլէ՛քթիվ ած. Հաւաքեալ, միահամուռ. մակաբերական, իմաստասիրելի, հաւաքական, բազմաձայն (անուն՝ ըստ քերականաց):

Colléctively քօլլէ՛քթիվլի մ. Բազմաձայնաբար, հաւաքաբար, միահամուռ:

Colléctor քօլլէ՛քթըր գ. Հաւաքիչ, ժողովիչ. հարկապահանջ, հարկահան:

Collégatary քօլլէ՛կէթէրի գ. Համահրիտակ, հաղորդ կամ մասնակից հրկտակի:

Cóllege քօ՛լլէճ գ. Ժողով, միաբանութիւն, ընկերութիւն, պար, գումար. դըպրոց, դպրատուն, ժողովարան, վարդապետարան:

Collégial քօլլի՛ճիէլ ած. Դպրոցական, ժողովարանի կամ վարդապետարանի:

Collégian քօլլի՛ճիէն գ. Ընկեր ժողովարանի կամ վարդապետարանի:

Collégiate քօլլի՛ճիէյթ ած. Ժողովական, միաբանական, ուսումնական, վարդապետական. կանոնիկոսանիստ կամ կանոնիկոսական (եկեղեցի):

Collégiate, գ. Ընկեր ժողովարանի, վարդապետարանի կամ համալսարանի:

Cóllet քօ՛լլիթ գ. Փողպատ կամ պարանոց ըստ նախնեաց. ակնակապիճ մատանեաց, բոյն ական:

To Collíde քօլլա՛յտ ե, ն. Ընդհարկանել, զարկուցանել, բախել ընդ միմեանս:

Cóllier քօ՛լլիըր գ. Ածխագործ. ածխավաճառ. ածխաբարձ նաւ:

Cólliery քօ՛լլիըրի գ. Հանք ածխոյ, ածխահանք. ածխագործութիւն կամ ածխավաճառութիւն:

Cólliflower քօ՛լլիֆլաուըր գ. Կաղամբ ընդաւոր կամ ծաղկեալ: Տես Cauliflower.

Colligátion քօլլիկէ՛շըն գ. Կապումն, կապակցութիւն, միաւորութիւն:

Collimátion քօլլիմէ՛շըն գ. Դիտումն կամ ուղղութիւն 'ի նպատակն:

Collineátion քօլլինիէ՛շըն գ. Ուղղութիւն 'ի նպատակն:

Collíquable քօլլի՛քուէպըլ ած. Դիւրալոյծ, դիւրալուծանելի, դիւրահալ:

Collíquament քօլլի՛քուէմէնթ գ. Հեղեղուկ:

Cólliquant քօ՛լլիքուէնթ ած. Դիւրալոյծ, հալիչ, լուծիչ: [նել, հալել:

To Cólliquate քօ՛լլիքուէյթ ե, ն. Լուծա-

Colliquátion քօլլիքուէ՛շըն գ. Լուծումն, հալումն. լուծականութիւն:

Collíquative քօլլի՛քուէթիվ ած. Լուծողական, հալողական:

Colliquefáction քօլլիքուիֆէ՛քշըն գ. Հալումն, ձուլումն:

Collísion քօլլի՛ժըն գ. Ընդհարումն, հարուած, բախումն ընդ միմեանս:

To Cóllocate քօ՛լլօքէյթ ե, ն. Դնել, հաստատել, զետեղել, կարգել:

Collocátion քօլլօքէ՛շըն գ. Դնումն, զետեղումն. դիրք, կարգ:

Collocútion քօլլօքիու՛շըն գ. Խօսակցութիւն, զրոյցք կամ բանք ընդ միմեանս:

To Collógue քօլլօ՛կ ե, չ. Շողոքորթել, փաղաքշել:

Cóllop քօ՛լլըփ գ. Պատառ մսոյ. յօշուած անասնոյ. մանուկ, զաւակ:

Cólloquy քօ՛լլօքուի գ. Խօսակցութիւն, խօսք կամ բանք ընդ միմեանս:

Cóllow քօ՛լլօ գ. Տես Colly.

Collúctancy քօլլը՛քթէնսի գ. Ընդդիմութիւն կամ ձիգն բնութեան:

Colluctátion քօլլըքթէ՛շըն գ. Ընդդիմամարտութիւն, ներհակութիւն, հակառակութիւն, ընդդիմութիւն, դիմադրութիւն:

To Collúde քօլլիու՛տ ե, չ. Գաղտ միաբանիլ 'ի խաբել զոք:

Collúsion քօլլիւ՛ժըն գ. Գաղտ միաբանութիւն 'ի վնաս այլոյ, դաւադրութիւն, նենգութիւն:

Collúsive քօլլիւ՛սիվ ած. Գաղտ միաբանեալ 'ի դաւադրութիւն կամ 'ի նենգութիւն:

Collúsively քօլլիւ՛սիվլի մ. Գաղտնի դաւադրութեամբ 'ի միասին:

Collúsory քօլլիւ՛սըրի ած. Խաբէական, դաւաճանող, գաղտ միաբանեալ 'ի դաւադրութիւն:

Cólly քօ՛լլի գ. Այրեցած պտուտն, մուր, մեղծ, ձանձախարիթ:

To Cólly, բ, ն. Մրճոտել, սեւացուցանել:

Colly'rium քօլլի՛րիըմ գ. Ծուփայ, աղպար, դեղ աչաց:

Cólmar քօ՛լմէր գ. Տեսակ ինչ տանձի:

Cólogn-earth քօ՛լօյն-ըրթ գ. Տեսակ ինչ հանքային հողոյ:

Cólon քօ՛լըն գ. Երկու կէտք (:)· հաստաղիք:

Cólonel քը՛րնէլ գ. Հազարապետ կամ հրամանատար զօրաց:

Cólonelship քը՛րնէլշիփ գ. Հազարապետութիւն կամ հրամանատարութի զօրաց:

To Cólonise քօ՛լօնայզ բ, ն. Գաղթականս տանել, բնակեցուցանել հատուած ժողովրդեան, լինել գաղթականօք:

Colonnáde քօլօննէ՛յտ գ. Սիւնք, շարք սեանց:

Cólony քօ՛լօնի գ. Հատուած ժողովրդեան, գաղթական. երկիր գաղթականաց:

Cólophony քօ՛լօֆօնի գ. Խէժ սոճւոյ:

Coloquínteda քօլօքուի՛նթիտէ գ. Անուն պտղոյ ինչ և ծառոյ:

Cólorate քը՛լըրէյթ ած. Ներկեալ, գունակեալ, նկարեալ, գունաւոր:

Colorátion քօլօրէ՛յշըն գ. Ներկուած, գոյն, գունաւորութիւն:

Colorífick քօլօրի՛ֆիք ած. Ներկարար, գունակիչ, գունաւորիչ:

Colósse *կամ* Colóssus քօլօ՛ս, քօլօ՛սըս գ. Արձան սկայաձև, անդրի վիթխարի:

Colosséan քօլօսսի՛յըն ած. Սկայաձև, վիթխարի, յաղթահասակ:

Cólour քը՛լըր գ. Գոյն, երանգ. ներկ. տեսիլ, երեւոյթ, կերպարանք. պատրուակ. տեսակ, ազգ, սեռ, օրինակ. զարդ, ձև, սեթևեթք. դրօշ, նշան:

To Cólour, բ, ն. Գունել, գունակել, ներկել. պատրուակել, առագաստել, կեղծել. զարդարել, գունազեղել, գեղեցկացուցանել:

To Cólour, բ, չ. Շառագնիլ:

Cólourable քը՛լըրէպլ ած. Վերերեւոյթ, որ ունի զկերպարանս ճշմարտութեան, կեղծ, պատրուակեալ:

Cólourably քը՛լըրէպլի մ. Վերերեւոյթ, կերպարանեալ ճշմարտութեամբ, սեթևեթեալ:

Cóloured քը՛լըրտ ած. Գունակեալ, ներկեալ, գունաւոր, նկարէն:

Cólouring քը՛լըրին գ. Եղանակ նկարելոյ, յարմարութիւն գունոյ:

Cólourist քը՛լըրիսթ գ. Քաջ նկարիչ ըստ յարմարութեան գունոյ, քաջարուեստ յերանգս նկարուց:

Cólourless քը՛լըրլէս ած. Անգոյն, գունատ, ջինջ, թափանցիկ:

Colt քօլթ գ. Տրմուղ, մտրուկ. մանուկ սաստահակ կամ սատամբակ:

To Colt, բ, չ. Սատահակել, սատամբակել, խեռել, վարել համարձակ, խայտալ, կայտռել իբրև զտրմուղ կամ զյիմար:

To Colt, բ, ն. Խաբել, յիմարեցուցանել:

Colts-foot քօ՛լթս-ֆութ գ. Տունկ ինչ:

Colts-tooth քօ՛լթս-թութ գ. Կաթնատամն անասնոց. սէր մանկութեան, մանկական ցանկութիւն:

Cólter քօ՛լթըր գ. Խոփ արօրի:

Cóltish քօ՛լթիշ ած. Խեռ, սատամբակ, սատահակ, կայտառ, աղուաշ, զուարճամիտ, ցոփ:

Cólubrine քօ՛լըպրայն ած. Օձային. օձաբարոյ, խորագէտ, խորամանկ:

Cólumbary քօ՛լըմպէրի գ. Աղաւնոց:

Cólumbine քօ՛լըմպայն գ. Խոտ ինչ:

Cólumbine, գ. Գոյն աղաւնոյ:

Cólumn քօ՛լըմ գ. Սիւն, սիւնակ. ծիր կամ շարք զօրաց. էջ գրոց:

Colúmnar *կամ* Columnárian քօլը՛մնէր, քօլըմնէ՛րիըն ած. Սիւնաձև, սիւնազարդ:

Colúres քօլիւ՛րզ գ. Ծիրք գնտոյ:

Cóma քօ՛մէ գ. Թմբրութիւն, քնէութի:

Cómate քօ՛մէյթ գ. Ընկեր, ընկերակից:

Comatóse քօմէթօ՛ս ած. Քնէած, թմբրացաւ:

Comb քօմ գ. Սանտր. ցցունք հաւուց. բջիջ մեղուաց:

To Comb, բ, ն. Սանտրել զհերս. սանտրել կամ գզել զասր:

Comb-brush քօ՛մ-պրըշ գ. Խոզանակ մաքրելոյ զսանտերս:

Comb-maker քօ՛մ-մէյքըր գ. Սանտրագործ, որ յօրինէ զսանտերս:

Cómbat քը՛մպէթ գ. Մենամարտութիւն, ընդհամարտութիւն, մարտ, պատերազմ. կռիւ, կագ, հակառակութիւն:

To Cómbat, բ, ն. Ի դիմի հարկանել, հակառակել, ընդդէմ կալ, հերքել, վանել:

To Cómbat, բ, չ. Մենամարտիլ, կագել կամ կռուիլ ընդ միմեանս. մարտնչիլ, հակառակիլ ընդ միմեանս:

Cómbatant քըմպաթընթ գ. Մենամարտ, մենամարտիկ. մարտիկ, պատերազմող. հակառակամարտ, հակառակորդ. ախոյեան:

Cómber քօմըր գ. Գոլոս տառեխայ:

Cómbinate քօմպինէյթ ած. Խօսեցեալ 'ի հարսնութեան կամ 'ի փեսայութիւն, հարսնացու կամ փեսայացու:

Combinátion քօմպինէյշըն գ. Դաշն, դաշնակցութիւն, միաբանութիւն, ընկերշակութիւն. միաւորութիւն, զուգաւորութիւն, խառնումն, բաղադրութիւն, զուգորդութիւն, յոգ. զուգադրութիւն (Թըւոց):

To Combíne քօմպայն է, ն. Զուգորդել, կցել. միաւորել, յօդել, զուգել, խառնել, յարել, միաբանել. բաղադրել, զուգադրել:

To Combíne, է, չ. Զուգորդիլ, յօդիլ, կապիլ, միաւորիլ, միաբանիլ, կապակցիլ, յարիլ:

Cómbless քօմլէս ած. Որ ոչ ունի զկատար կամ զբբուկ:

Combúst քօմպըսթ ած. Կիզեալ, այրեալ:

Combústible քօմպըսթիպըլ ած. Կիզանուտ, կիզանելի, գիւրավառ:

Combústibleness քօմպըսթիպըլնէս գ. Կիզանուտութիւն:

Combústion քօմպըսչըն գ. Այրումն, կիզումն, առչօրումն, հրայրեաց.ք, հրդեհ. ավմուկ, խռովութիւն, շփոթ, աագնապ:

Come քըմ գ. Ընձիւղ, բողբոջ:

Come, ձյ. Եկ, բեր, աղէ, փութա, ծն. արդ, այլ արդ, և արդ:

To Come, է, չ. Գալ. հասանել, ժամանել. մատչիլ, մերձենալ. ելանել, բղխել, ծագել, հասել. լինել, դառնալ, փոխիլ. պատահել, հանդիպել, դիպել. զչեա գալ, երթալ գլխի: To come about, 'ի գլուխ ելանել, հանդիպել. շրջան առնուլ, փոփոխիլ, դառնալ, շրջիլ: To come again, դառնալ վերստին. առ ինքն դառնալ: To come at, ժամանել, հասանել, բերել 'ի ձեռս, ստանալ, ունել: To come by, ունել, ստանալ, հասանել: To come in, մտանել, մըտանել 'ի ներքս. զիջանել, տեղի տալ, անսալ. հասանել կամ մտանել 'ի նաւահանգիստ. անկանել 'ի սովորութիւն, մտանել 'ի ներքս գործածութեան. մտանել 'ի ներքս, խառնիլ. ունել եկամուտ կամ մուտս վաճառաց. ստացեալ լինել: To come in for, մտանել 'ի ներքս առ 'ի, կանխել ունել, բաւական լինել առ 'ի ունել: To come in to, հասանել 'ի Թիկունս, ժամանել յօգնութիւն, գալ օգնել. ձեռն տալ, միաբանիլ: To come near, հասանել, հուպ մատչիլ, հաւասարիլ, նմանիլ: To come of, յառաջ գալ, ծագել, ելանել, ծնանիլ: To come off, ելանել արտաքս, ցցուիլ, խառոյիլ, զարտուղիլ. արտաքս ելանել, զերծանիլ, ճողոպրիլ, աղատիլ. ելս գտանել, յանգ հանել, աւարտել: To come off from, Թողուլ, լքանել, դադարեցուցանել: To come on, յառաջ խաղալ, մատչիլ 'ի մարտ, հասանել 'ի վերայ. յառաջ մատչիլ, յառաջել, յառաջադէմ լինել, յառաջ ընԹանալ. հասանել, ժամանել, մատչիլ, հուպ լինել. աճել, մեծանալ, բարգաւաճել: To come over, վերստին սկսանիլ, երկրորդել. դառնալ, փոխիլ, շրջիլ. ամբառնալ, բարձրանալ, ելանել 'ի վեր: To come out, 'ի լոյս ելանել, հրատարակիլ. 'ի վեր ելանել, երեւիլ, յայանի լինել, ցուցանիլ: To come out with, Թողուլ, լքանել: To come to, զիջանել, անսալ, տեղի տալ, հաւանիլ. ելանել, հասանել, ժամանել 'ի Թիւ կամ 'ի չափ: To come to pass, լինել, անցանել, դէպ լինել: To come up, երեւիլ, 'ի վեր երեւիլ, բուսանիլ, ծագել, բղխել, բողբոջել, ընձիւղել. 'ի վեր երեւիլ. հրատարակիլ, արմատանալ, անցանել 'ի սովորութիւն, տարածիլ: To come up to, հասանել, ժամանել 'ի չափ. յանել, ելանել, բարձրանալ, յառաջ խաղալ: To come up with, հասանել, ժամանել, ունել, ըմբռնել: To come upon, 'ի վերայ հասանել, յանել 'ի վերայ:

To Come, Որ ունի գալ, հանդերձեալ, գալոց, ապառնի, առյապայ, զկնի, ապագայ:

Comédian քօմիտիըն գ. Կատակերգակ խաղարկու, դերասան. կատակերգու բանաստեղծ:

Cómedy քօմիտի գ. Կատակերգութիւն:

Cómeliness քըմլինէս գ. Վայելչութիւն, յարմարութիւն, շնորհ.ք:

Cómely քըմլի ած. Վայելուչ, գեղեցիկ, ընտիր, բարի, բարեվայելուչ, հաճոյական, շնորհալարդ, գեղադէշ. յարմար, քաջայարմար, քաջադէպ, 'ի դէպ:

Cómely, մ. Վայելչաբար, վայելուչ իմն, գեղեցիկս, 'ի դէպ:

Cómer քըմըր գ. Եկ, որ գայ, եկող:

Cómet քօմէթ գ. Գիսաւոր աստղ:

Cómetary կամ Cómetick քօմէթէրի, քօմէթիք ած. Գիսաւորի կամ գիսաւորայ:

Cómfit քըմֆիթ գ. Շաքարեղէն, քաղցրաւենի, պտուղ շաքարապատ:

To Cómfit, է, ն. Յօրինել զշաքարեղէնս կամ զքաղցրաւենիս:

Cómfiture քըմֆիթիուր գ. Շաքարեղէն, քաղցրաւենի:

Cómfort քըմֆըրթ գ. Զօրութիւն, հաս-

սատարութիւն, նպաստ, օգնութիւն. քաջալերութիւն, մխիթարութի, սփոփանք, խրախոյս:

To Cómfort, բ, ն. Զօրացուցանել, ամրացուցանել, պնդել, հաստատել. քաջալերել, մխիթարել, սփոփել, խրախուսել:

Cómfortable +ըմֆըրթէպըլ ած. Որ ընդունի զմխիթարութիւն կամ զքաջալերութի, արի, զուարթ. մխիթարական, քաջալերական. զօրացուցիչ, քաջալեր, մխիթար. բաւական, դիւրարար:

Cómfortably +ըմֆըրթէպըլի մ. Քաջալերութեամբ, խրախուսանօք, գոհութեամբ. ամօք, բարեկեր, բարեկեցիկ:

Cómforter +ըմֆըրթըր գ. Զօրացուցիչ, քաջալեր, մխիթար, խրախարար. մխիթարիչ (սուրբ Հոգի):

Cómfortless +ըմֆըրթլէս ած. Անմխիթար, տխուր, ցաւագին, անյոյս, անօգնական:

Cómfrey +ըմֆրի գ. Բոյս ինչ:

Cómical +ամիքէլ ած. Ծիծաղական, ծիծաղաշարժ. կատակերգակ, կատակերգական, կատակերգութեան:

Cómically +ամիքէլլի մ. Ծիծաղաշարժ իմն օրինակաւ, խեղկատակութեամբ. կատակերգաբար, կատակերգութեամբ:

Cómicalness +ամիքէլնէս գ. Ծիծաղականութիւն, խեղկատակութիւն. կատակերգականութիւն:

Cómick +ամիք ած. Կատակերգակ, կատակերգական. զուարճացուցիչ, ծիծաղաշարժ, խեղկատակ:

Cóming +ըմինկ գ. Եկ, գալուստ, ժամանումն:

Cóming, ած. Եկեալ, հասեալ, պատրաստ, յօժար, յօժարամիտ բերեալ, ինքնաբեր. գալոց, հանդերձեալ, ապագայ, ապառնի:

Cóming-in, գ. Եկամուտ, մուտք, հասս, հասոյթ:

Comítial +ամիշէլ ած. Ժողովոյ քաղաքացւոց, խմբական:

Cómity +ամիթի գ. Քաղցրութիւն, մարդասիրութիւն, քաղաքավարութիւն, մեծարանք, պատուասիրութիւն:

Cómma +ամմէ գ. Ստորակէտ (,):

Commánd +ամանտ գ. Իշխանութիւն, կառավարութիւն, հրամանատարութիւն, առաջնորդութիւն. իշխողութիւն, տիրապետութիւն. հրաման, պատուէր, պատուիրան. հայեցուած 'ի վերայ տեղւոյն:

To Commánd, բ, ն. Հրամայել, պատուիրել, հրաման կամ պատուէր տալ. կարգել, հաստատել, իշխել, տիրել. կալ կամ հայել 'ի վերայ. կառավարել, հրամանատար կամ առաջնորդ լինել:

To Commánd, բ, չ. Իշխել, հրամանատար լինել, առաջնորդել, կառավարել:

Commánder +ամմանտըր գ. Հրամանատար. զօրավար, առաջնորդ, պետ, գլուխ. տափան ինչ:

Commándery +ամմանտըրի գ. Ժողով ասպետաց Մելիտինոյ:

Commándment +ամմանտմէնթ գ. Հրաման, պատուէր, պատուիրան, օրէնք, իշխանութիւն, տէրութիւն:

Commándress +ամմանտրէս գ. Կին հրամանատար կամ կառավար, աշխարհածուհի:

Commatérial +ամմէթիրիէլ ած. Նոյնանիւթ, 'ի նոյն նիւթոյ, համաբուն:

Commateriálity +ամմէթիրիէլիթի գ. Համաբնութիւն, նոյնութիւն նիւթոյ:

Cómmeline +ամմլայն գ. Բոյս ինչ:

Commémorable +ամմէմօրէպըլ ած. Յիշելի, յիշատակաց արժանի:

To Commémorate +ամմէմօրէյթ բ, ն. Յիշել, յիշատակել, տօնել կամ կատարել զյիշատակն:

Commemorátion +ամմէմօրէշըն գ. Յիշատակ, հանդէս յիշատակի:

Commémorative +ամմէմօրէթիվ ած. Յիշեցուցիչ, որ տայ յիշատակել:

To Comménce +ամմէնս բ, ն. Սկսանել, սկիզբն առնել, դնել զսկիզբն, սկզբնաւորել:

Comméncement +ամմէնսմէնթ գ. Սկիզբն, սկզբնաւորութիւն:

Comménd +ամմէնտ գ. Տես Commendation.

To Comménd, բ, ն. Գովելի կամ յարգոյ ընծայել, հաճոյ կամ ընդունելի առնել. յանձնել, յանձն առնել, աւանդել, հաւատալ. գովել, հռչակել, փառաւորել, մեծացուցանել. յիշեցուցանել, յուշ առնել, յիշման արժանի առնել. ողջունել, ողջոյն ընծայել:

Comméndable +ամմէնտէպըլ ած. Գովելի, գովութեան արժանի, յարգոյ:

Comméndably +ամմէնտէպլի մ. Գովութեամբ, ըստ արժանեաց, գովելի իմն օրինակաւ:

Comméndam +ամմէնտէմ գ. Հաս. հասոյթ կամ թոշակ ինչ եկեղեցական:

Comméndatary +ամմէնտէթէրի գ. Հասութից կամ հասից. հասընկալ կամ հասառու:

Commendátion +ամմէնտէշըն գ. Յանձնարարութիւն, ընծայումն. գովութիւն, գովասանութի, պարծանք. ողջոյն կամ յարգութիւն սիրոյ:

Comméndatory +ամմէնտէթըրի ած. Յանձնարարական, ընծայման, գովասանական, ներբողական:

Comménder քօմմէնտըր գ. Գովիչ, որ գովէ:

Commensálity քօմմէնսէլիթի գ. Սեղանակցութիւն, հացակցութիւն:

Commensurabílity քօմմէնշիւրէպիլիթի գ. Չափակցութիւն կամ համեմատութիւն (քանակութեանց ընդ միմեանս):

Comménsurable քօմմէնշիւրէպըլ ած. Չափակից կամ համեմատ (քանակութիւն):

Comménsurableness քօմմէնշիւրէպըլնէս գ. Չափակցութիւն, համեմատութիւն:

Comménsurate քօմմէնշիւրէյթ ած. Հաւասար համեմատեալ, չափեալ 'ի միասին կամ ընդ. չափաւոր, համեմատ, հաւասար:

To Comménsurate, բ, ն. Չափել ընդ կամ 'ի միասին, հաւասարել, բաղդատել, համեմատել:

Comménsurately քօմմէնշիւրէյթլի մ. Հաւասար չափմամբ, համեմատութեամբ ընդ այլում, նովին չափով, հաւասար:

Commensurátion քօմմէնշիւրէշըն գ. Հաւասար չափումն, բաղդատութիւն, համեմատութիւն, նոյն չափ, հաւասարութի:

Cómment քօմմէնթ գ. Մեկնութիւն, մեկնաբանութիւն, բացատրութիւն, ծանօթութիւն, ծանօթաբանութիւն. քննութիւն, զննութիւն, տեսութիւն:

To Cómment, բ, չ. Մեկնել, բացատրել, մեկնաբանել, խորհիլ զիրաց ինչ:

Cómmentary քօմմէնթէրի գ. Մեկնութի, բացատրութիւն, ծանօթութիւն. յիշատակութիւն, յիշատակարան անցից, յիշատակագիրք:

Commentátor քօմմէնթէյթըր գ. Մեկնիչ, ծանօթարար, ծանօթաբան:

Comménter քօմմէնթըր գ. Մեկնիչ, ծանօթարար:

Commentítious քօմմէնթիշըս ած. Մտացածին, նորահնար, կեղծուպատիր, ստայօդ, կեղծ:

Cómmerce քօմմէրս գ. Վաճառականութիւն, վաճառք, առ և տուր. հաղորդութիւն, կենակցութիւն, ընտանութիւն:

To Cómmerce, բ, չ. Տուրեւառիկ լինել, վաճառաշահ լինել. հաղորդիլ, կենակցիլ, ունել ընտանութիւն:

Commércial քօմմէրշէլ ած. Վաճառականութեան, առեւտրոյ:

Cómmere քօմմէյր գ. Մայր հասարակաց:

To Cómmigrate քօմմիկրէյթ բ, չ. Չուել, գաղթել 'ի միասին:

Commigrátion քօմմիկրէշըն գ. Տեղափոխութի կամ չու բազմութե այլուր, գաղթ:

Comminátion քօմմինէշըն գ. Սպառնալիք, սաստ, պատուհաս:

Commínatory քօմմինէթըրի ած. Սպառնական, սպառնալեաց:

To Commíngle քօմմինկըլ բ, ն. Խառնել 'ի միասին, միաւորել, բաղադրել:

To Commíngle, բ, չ. Խառնիլ, բաղադրիլ, միանալ:

Comminúible քօմմինիւիպըլ ած. Փշրելի, լուծելի:

To Cómminute քօմմինիւթ բ, ն. Մանրել, փշրել, լուծել, լեսուլ:

Comminútion քօմմինիւշըն գ. Մանրումն, փշրումն, լուծումն. նուաղութիւն:

Commíserable քօմմիզէրէպըլ ած. Ողորմելի, թշուառ, ցաւագին, արժանի կարեկցութեան:

To Commíserate քօմմիզէրէյթ բ, ն. Ողորմիլ, գթալ, կարեկից լինել, շարժիլ 'ի գութ:

Commíseration քօմմիզէրէշըն գ. Ողորմութիւն, գութ, գթութիւն, կարեկցութիւն, ցաւակցութիւն:

Cómmissariship քօմմիսէրիշիփ գ. Նուիրակութիւն, գործակալութիւն, ոստիկանութիւն. փոխանորդութիւն:

Cómmissary քօմմիսէրի գ. Պատգամաւոր, նուիրակ, գործակալ, ոստիկան, պաշտօնատար. փոխանորդ:

Commíssion քօմմիշըն գ. Յանձնարարութիւն. հրաման, պատուէր. պաշտօն, իշխանութիւն. մեղք յանձնառական, գործ չարութեան, յանցանք գործոյ. պաշտօնեայք կամ գործակալք. գործառնութիւն:

To Commíssion, բ, ն. Յանձնել կամ տալ 'ի ձեռս ուրուք իշխանութիւն կամ գործակալութիւն. կարգել 'ի գործ կամ 'ի պաշտօն, առաքել իշխանութեամբ:

To Commíssionate քօմմիշընէյթ բ, ն. Յանձն առնել, կարգել, տալ 'ի ձեռս իշխանութիւն, առաքել:

Commíssioner քօմմիշընըր գ. Կարգեալ պաշտօնեայ, վերակացու, ոստիկան, գործակալ, փոխանորդ:

Commíssure քօմմիշիւր գ. Խառնելիք, խաղալիք, յօդ, յօդուած, կցորդութիւն:

To Commít քօմմիթ բ, ն. Յանձնել, տալ 'ի ձեռս, աւանդել, հաւատալ. դնել, արկանել ('ի բանտ), փակել. առնել, գործել. յանցանել, յանցաւոր գտանիլ, մեղանչել. կարգել, կացուցանել:

Commítment քօմմիթմէնթ գ. Արգել, կապանք, բանտարգելութիւն. հրաման բանտարգելութեան կամ արկանելոյ 'ի բանտ:

Commíttee քօմմիթթի գ. Պաշտօնեայք կարգեալք 'ի քննութիւն կամ 'ի կատարումն իրիք գործոյ, վերակացուք, գործակալք:

Commítter քօմմիթթըր գ. Գործօղ, որ գործէ կամ առնէ (զմեղս), մեղապարտ, յանցաւոր:

Committible քօմմիթթիպըլ ած. Դիւրին առ 'ի գործել։

To Commix քօմմիքս բ, ն. Խառնել 'ի միասին, խառնել, բաղադրել։

Commixion քօմմիքշըն գ. Խառնուրդ, խառնումն, բաղադրութիւն։

Commixtion քօմմիքսչըն գ. Խառնուրդ, խառնումն, բաղադրութիւն։

Commixture քօմմիքսչիուր գ. Խառնումն, խառնուրդ, բաղադրութիւն, միաւորութիւն, զուգախառնութիւն։

Commode քօմմօտ գ. Գլխարկ ինչ կանանց։

Commodius քօմմօտիըս կամ քօմմօճիըս ած. Յարմար, պատշաճ, վայելուչ, պատեհ, 'ի դէպ, 'ի ձահ, հեշտ, անդորր. պիտանի, կարեւոր։

Commodiously քօմմօտիըսլի մ. Յարմարապէս, վայելուչ իմն, 'ի ձահ, 'ի դէպ. դիւրաւ, հեշտեաւ, յանդորրու։

Commodiousness քօմմօտիըսնէս գ. Յարմարութիւն, վայելչութիւն, դիւրութիւն. օգուտ, պիտանութիւն։

Commodity քօմմօտիթի գ. Օգուտ, շահ, պիտանութիւն, պէտք, դիւրութի. անձնդիւրութիւն, հանգիստ. յարմարութիւն, վայելչութիւն. ժամ, պարապ. ինչք, ստացուածք, վաճառք, ապրանք։

Commodore քօմմօտօր գ. Հրամանատար գումարտակի նաւուց։

Cómmon քօմմըն ած. Հասարակ. հասարակաց. ռամիկ, ռամկական, ստկական, գուզնաքեայ, սինլքոր. խառնիճաղանճ, փանաքի, չնչին, սովորական, հրապարակական. գործածական. բոզ, պոռնիկ, խառնակեցիկ. հասարակ բայ (ներգործական միանգամայն և կրաւորական, որպէս շահէլ). հասարակ անուն (արական և իգական)։

Cómmon, գ. Արօտ կամ դաշտ հասարակաց։

Cómmon, մ. Հասարակօրէն, սովորաբար։

Cómmon law քօմմըն լօ գ. Օրէնք հասարակաց, օրէնք 'ի սովորութենէ ընկալեալ կամ հաստատեալ։

Cómmon pleas քօմմըն փլիզ գ. Դատք հասարակաց (յարքունի ատենի)։

In Cómmon, մ. Ի հասարակի, առհասարակ. հաւասարապէս, անխտիր, միօրինակ։

To Cómmon, բ, չ. Ունել զհասարակաց իրաւունս 'ի վերայ գետնոյ։

Cómmonable քօմմընէպըլ ած. Հասարակաց գետին։

Cómmonage քօմմընէյճ գ. Իրաւունք հասարակաց վասն արօտի։

Cómmonalty քօմմընէլթի գ. Հասարակ ժողովուրդ, ստկականք, ռամիկք. խառնաղանձք, սինլքորք. բազմութիւն ժողովրդեան։

Cómmoner քօմմընըր գ. Մի 'ի հասարակ ժողովրդենէ անձն, քաղաքացի, ստկական, ռամիկ. գուզնաքեայ ոք. մի յանդամոց կամ յատենակալաց ժողովոյ հասարակաց. որ ունի հասարակաց իրաւունս 'ի վերայ գետնոյ. հասարակ ուսանող 'ի համալսարանի. բոզ, պոռնիկ։

Commonítion քօմմօնիշըն գ. Ազդումն, խրատ, զգուշութիւն։

Cómmonly քօմմընլի մ. Յաճախ, յաճախակի, ստէպ, բազում անգամ, սովորաբար, հասարակօրէն։

Cómmonness քօմմըննէս գ. Լինելն հասարակաց, հաւասարութիւն, հաղորդութի, հաղորդակցութիւն, բաժանորդութիւն. յաճախութիւն, սովորականութիւն։

To Commonpláce քօմմընփլէյս բ, ն. Կարգել կամ վերածել 'ի գլուխս բանի, հաւաքել, ծաղկաքաղ առնել։

Commonpláce-book քօմմընփլէյս-պուք գ. Մատեան՝ բովանդակիչ նշանաւոր բանից, յիշատակարան։

Cómmons քօմմընզ գ. Ռամիկ ժողովուրդ, քաղաքացիք, քաղաքայինք, ստկականք. հասարակաց ժողով Անգլիոյ. կերակուր հասարակաց։

Commonwéal կամ Commonwéalth քօմմընուիլ, քօմմընուէլթհ գ. Քաղաքականութի, վիճակ քաղաքացեաց. հասարակութիւն, ժողով, միաբանութիւն. հասարակապետութիւն։

Cómmorance կամ Cómmorancy քօմմօրընս, քօմմօրընսի գ. Բնակութիւն, տուն բնակութեան, կայանք, օթեւան։

Cómmorant քօմմօրընթ ած. Բնակիչ։

Commótion քօմմօշըն գ. Աղմուկ, խռովութիւն, շփոթ, ամբոխ. յուզումն, շարժումն, ամբոխումն. սասանութիւն, արհաւիրք։

Commótioner քօմմօշընըր գ. Խռովիչ, խռովարար, ամբոխիչ, որ յարուցանէ զաղմուկ կամ զխռովութիւն։

To Commóve քօմմուվ բ, ն. Յուզել, շարժել, ամբոխել, աղմկել, խռովել։

To Commúne քօմմիուն բ, չ. Հաղորդել, յայտնել ումեք զխորհուրդս իւր, խօսիլ կամ խորհիլ ընդ ումեք։

Communicability քօմմիունիքէպիլիթի գ. Հաղորդականութիւն։

Commúnicable քօմմիունիքէպըլ ած. Հաղորդելի, հաղորդական. զոր մարթ իցէ առնել կամ յայտնել ումեք։

Commúnicant քօմմիունիքէնթ գ. Որ հաղորդ կամ մասնակից լինի խորհրդոյ տէրունեան սեղանոյ, հաղորդական, հաղորդընկալ:

To Commúnicate քօմմիունիքէյթ բ, ն. Հաղորդել, բաժանորդ առնել, տալ, յայտնել, հաղորդութիւն առնել:

To Commúnicate, բ, չ. Հաղորդիլ, հաղորդ լինել, առնուլ զհաղորդութիւն. ունել հաղորդութիւն, կից լինել ընդ միմեանս:

Communicátion քօմմիունիքէյշըն գ. Հաղորդութիւն, հաղորդակցութիւն, կցորդութիւն. անցք, կցութիւն. կենակցութիւն, ընտանութի. խօսակցութի, բանք ընդ միմեանս:

Commúnicative քօմմիունիքէթիվ ած. Հաղորդական, առատաձեռն, բազմաբաշխ, առատաբաշխ:

Commúnicativeness քօմմիունիքէթիվնէս գ. Հաղորդականութիւն, առատաձեռնութի, առատաբաշխութիւն:

Commúnion քօմմիունիըն գ. Հաղորդութիւն, բաժանորդութիւն, կցորդութիւն, ընկերութիւն. հաղորդ, սուրբ խորհուրդ, մարմին և արիւն Տեառն. միաբանութիւն, միաբանական կեանք:

Commúnity քօմմիունիթի գ. Հասարակութիւն, քաղաքացիք, ժողով մարդկան. ընկերութիւն, միաբանութիւն, ժողով. հաւասարութիւն, հաղորդութիւն, համապաղորդութիւն:

Commutabílity քօմմիութէպիլիթի գ. Փոփոխականութիւն. փոխանակութիւն:

Commútable քօմմիութէպըլ ած. Փոփոխական, փոփոխելի. փոխանակելի:

Commutátion քօմմիութէյշըն գ. Փոփոխութիւն, փոխադրութիւն, այլայլութիւն. փոխանակութիւն. փոխարինութիւն, գին, փրկանք:

Commútative քօմմիութէթիվ ած. Փոխարինական (արդարութիւն):

To Commúte քօմմիութ բ, ն. Փոխել, փոփոխել. փոխանակել. փրկանաւորել:

To Commúte, բ, չ. Փոխարինել, հատուցանել, տալ փրկանս, փրկանաւորել:

Commútual քօմմիուչիուըլ ած. Փոխոխ, փոփոխակի, փոխանակաւ:

Cómpact քօ́մփէքթ գ. Դաշն, ուխտ, միաբանութիւն, դաշնադրութիւն:

Compáct քօմփէ́քթ ած. Սերտ, պինդ, կուռ, հոծ, խիտ, ամուր. կազմեալ, յօրինեալ, բաղկացեալ. կապեալ, միաւորեալ, ամփոփեալ. համառօտ, գեղեցիկ շարամանեալ, վայելչահիւս:

To Compáct, բ, ն. Կապել, պնդել, հաստատել, ամփոփուցանել. շարամանել, հիւսել, յօրինել, կազմել. յօդել, միաւորել, կապակցել:

Compáctedness քօմփէքթէտնէս գ. Սերտութիւն, խտութիւն, պնդութիւն, ամրութիւն, հաստատութիւն:

Compáctly քօմփէքթլի մ. Սերտութեամբ, խտութեամբ, պնդութեամբ, հոծութբ. գեղեցիկ շարամանութեամբ, վայելչահիւս:

Compáctness քօմփէքթնէս գ. Սերտութիւն, պնդութիւն, խտութիւն:

Compácture քօմփէքչիուր գ. Յօդաւորութիւն, կապակցութիւն, կազմութիւն, յօրինուած:

Compáges քօմփէյճէս գ. Կապակցութի, յօդակապութիւն, շարք, հիւսուած:

Compaginátion քօմփէճինէյշըն գ. Յօդ, յօդակապութիւն, կապակցութիւն, միաւորութիւն, կազմուած, հիւսուած:

Cómpanableness քըմփէնէպըլնէս գ. Ընկերականութիւն, յարմարութիւն յընկերութիւն. (անսովոր):

Compánion քօմփէնիըն գ. Ընկեր, ընկերակից. հաղորդ, բաժանորդ, կից:

Compánionable քօմփէնիընէպըլ ած. Ընկերական, ընկերասէր, քաղցրակենցաղ, հաճոյական:

Compánionably քօմփէնիընէպլի մ. Ընկերականութեամբ, ընկերշակութեամբ:

Compánionship քօմփէնիընշիփ գ. Ընկերութիւն, ընկերակցութիւն, ուղեկցութի:

Cómpany քը́մփընի գ. Ընկերութիւն, միաբանութիւն. ժողով, ակումբ, խումբ, դաս, ջոկ: To bear կամ to keep company, ընկերել, ընկերակցիլ, ընկեր կամ ուղեկից լինել: To keep company, դեգերել 'ի խաղատեղս:

To Cómpany, բ, ն. և չ. Ընկերել, ընկերակցիլ, ընկեր լինել, միաբանիլ:

Cómparable քօ́մփէրէպըլ ած. Բաղդատելի, համեմատելի, համեմատ, զոյգ, հաւասար, հանգունատիպ:

Cómparably քօ́մփէրէպլի մ. Բաղդատաբար, համեմատաբար, ըստ համեմատութեամբ:

Compárates քօմփէրէթիզ գ. Երկու իրք համեմատեալ ընդ երկրորդին (ըստ տրամաբանից):

Compárative քօմփէրէթիվ ած. Համեմատական, բաղդատական. համեմատեալ, բաղդատեալ. բաղդատական (անուն՝ ըստ քերականաց):

Compáratively քօմփէրէթիվլի մ. Համեմատաբար, բաղդատաբար, ըստ համեմատութեան կամ ըստ բաղդատութեան:

Compáre քօմփէյր գ. Համեմատութիւն,

բաղդատութիւն. նմանութիւն, հաւասարութիւն. օրինակ: Beyond compare, անհամեմատ, անզուգական:

To Compáre, բ, ն. Համեմատել, բաղդատել. նմանեցուցանել. սուտանալ, գտանել:

Compárison քօմփէ՛րիզըն գ. Համեմատութիւն, բաղդատութիւն. օրինակ, նմանութիւն. հաւասարութիւն. աստիճան բաղդատութեան:

To Compárt քօմփա՛րթ բ, ն. Բաժանել, արոհել:

Compártiment քօմփա՛րթիմէնթ գ. Հատուած, մասն, բաժանումն:

Compartítion քօմփարթի՛շըն գ. Բաժանումն. հատուած, մասն. անջրպետ:

Compártment քօմփա՛րթմէնթ գ. Բաժանումն, որոշումն:

Cómpass քը՛մփըս գ. Ծրջան, շրջաբերութիւն, շրջանակ, պարունակ. սահման, կապար, չափ. միջոց. կողմնացոյց նաւորդաց:
Compasses, կարկին:

To Cómpass, բ, ն. Պար առնուլ, բոլորել, շուրջ պատել, պաշարել, պատել պաշարել, շրջափակել, պարունակել. փարել, ընդգրկել. ստանալ, ունել, հասանել, գտանել. 'ի խնդիր լինել, հնարել:

Compássion քօմփէ՛շըն գ. Ախտակցութիւն, վշտակցութի, գութ, կարեկցութ:

To Compássion, բ, ն. Ախտակից կամ կարեկից լինել, գթալ:

Compássionate քօմփէ՛շընէյթ ած. Ախտակից, կարեկից, վշտակից, գթոտ, բարեգութ, աղնուագութ, գորովալից, գթած:

To Compássionate, բ, ն. Ախտակից կամ կարեկից լինել, գթալ, շարժիլ 'ի գութ, խանդաղատիլ, ողորմիլ:

Compássionately քօմփէ՛շընէյթլի մ. Ախտակցաբար, կարեկցաբար, ցաւակցաբար, գորովագին, խանդակաթ:

Compatérnity քօմփէթէ՛րնիթի գ. Կնքահայրութիւն:

Compatibílity քօմփէթիպի՛լիթի գ. Միաբանականութիւն (իրաց):

Compátible քօմփէ՛թիպլ ած. Միաբանական, որ կարէ կալ 'ի միասին, յարմար, վայելուչ, պատշաճ, 'ի դէպ:

Compátibleness քօմփէ՛թիպլնէս գ. Միաբանականութիւն, յարմարութիւն, պատշաճութիւն, զուգակցութիւն:

Compátibly քօմփէ՛թիպլի մ. Միաբանականութեամբ, պատկանաբար, 'ի դէպ:

Compátient քօմփէ՛յշէնթ ած. Չարչարակից, վշտակից, ցաւակից:

Compátriot քօմփէ՛թրիըթ գ. Հայրենակից, գաւառակից, քաղաքակից:

Compéer քօմփի՛ր գ. Հաւասարակից, զուգակից, ընկեր, պաշտօնակից, աթոռակից:

To Compéer, բ, ն. Հաւասարիլ, հաւասար կամ զուգակից լինել, կցորդիլ:

To Compél քօմփէ՛լ բ, ն. Մղել, վարել, ստիպել, բռնադատել, նեղել, 'ի նեղ արկանել. առնուլ բռնութեամբ, յափշտակել, բռնանալ, բուռն առնել:

Compéllable քօմփէ՛լլէպլ ած. Զոր մարթ է ստիպել կամ բռնադատել:

Compellátion քօմփէլլէ՛յշըն գ. Կոչումն, անուն, անուանակոչութիւն:

Compéller քօմփէ՛լլըր գ. Բռնադատող, ստիպող, որ բռնանայ:

Cómpend քո՛մփէնտ գ. Համառօտութիւն, համառօտ բովանդակութիւն:

Compendiárious քօմփէնտիէ՛րիըս ած. Համառօտ, սուղ, կարճ, համփոփ:

Compendiósity քօմփէնտիօ՛սիթի գ. Համառօտութիւն, կարճութիւն:

Compéndious քօմփէ՛նտիըս ած. Համառօտ, կարճ, սուղ, համփոփ:

Compéndiously քօմփէ՛նտիըսլի մ. Համառօտիւ, համառօտակի, կարճ 'ի կարճոյ:

Compéndiousness քօմփէ՛նտիըսնէս գ. Համառօտութիւն, սղութիւն, կարճութիւն:

Compéndium քօմփէ՛նտիըմ գ. Համառօտութիւն, համառօտ բովանդակութիւն:

Compénsable քօմփէ՛նսէպլ ած. Փոխարինելի, որում մարթ է փոխարինել:

To Compénsate քօմփէ՛նսէյթ բ, ն. Փոխարինել, հատուցանել, վճարել, հաւասար կամ հաւասարակշիռ լինել:

Compensátion քօմփէնսէ՛յշըն գ. Փոխարինութիւն, հատուցումն, վճարումն, փոխարէն, արիւնագին, վարձ:

Compénsative քօմփէ՛նսէթիվ ած. Փոխարինական, հատուցանողական:

To Compénse քօմփէ՛նս բ, ն. Հատուցանել, փոխարինել, հաւասարել:

To Comperéndinate քօմփէրէ՛նտինէյթ բ, ն. Յապաղել, յերկարել:

Comperendinátion քօմփէրէնտինէ՛յշըն գ. Յապաղումն, յերկարաձգութիւն:

Cómpetence կամ Cómpetency քո՛մփիթէնս, քո՛մփիթէնսի գ. Բաւականութի, պատշաճութիւն, վայելչութիւն. կարևոր կամ չափաւոր պէտք, բաւականութիւն պիտոյից. օրինաւոր իշխանութիւն (դատաւորի):

Cómpetent քո՛մփիթէնթ ած. Բաւական, դիպող, պատշաճ, համեմատ, կատարեալ. օրինաւոր, իրաւացի, սեպհական, պատկանաւոր. միաձայնական, զուգընթաց:

Cómpetently քո՛մփիթէնթլի մ. Բաւականապէս, ըստ բաւականին, ըստ արժա-

նեայ, ախրալէս, պատշաճաբար, ըստ չափու:

Compétible քօմփէ՛թիպըլ ած. Միաբանական, զուգընթաց, յարմար, պատշաճ, վայելուչ, 'ի դէպ:

Compétibleness քօմփէ՛թիպըլնէս գ. Յարմարութիւն, պատշաճութիւն:

Competítion քօմփիթի՛շըն գ. Նախանձ, նախանձաւորութիւն, հետամտութիւն, խնդիր, հակառակութիւն, պահանջումն:

Compétitor քօմփէ՛թիթըր գ. Հետամուտ կամ խնդրող 'ի միասին, նախանձաւոր. հակառակորդ, ոսոխ, ախոյեան:

Compilátion քօմփիլէ՛շըն գ. Հաւաքումն բանից, հաւաքածոյ բանք, ծաղկաքաղք. հաւաքումն, կուտակութիւն:

To Compíle քօմփա՛յլ բ, ն. Հաւաքել կամ ժողովել բանս աստի և անտի, ծաղկաքաղ առնել. գրել, շարագրել, յօրինել. բովանդակել:

Compílement քօմփա՛յլմէնթ գ. Հաւաքումն, ժողովումն, լրումն, կատարումն:

Compíler քօմփա՛յլըր գ. Հաւաքող բազում գրուածոց 'ի մի, բանաքաղ:

Complácence կամ Complácency քօմփլէ՛սէնս, քօմփլէ՛սէնսի գ. Հաճութիւն, հաւանութիւն, ընդունելութիւն, գոհութիւն. բերկրութիւն, խնդութիւն. քաղցրութի՛ւն, մարդասիրութիւն, կամակատարութիւն:

Complácent քօմփլէ՛սէնթ ած. Հաճոյ, հաճոյական, հաճելի, քաղցր, քաղցրաբարոյ, կամակատար:

To Compláin քօմփլէ՛յն բ, չ. Գանգատել, տրտունջ առնել. ողբալ, հեծել, կոծել, աշխարել. բողոք առնել, ամբաստանել, գանգատել:

To Compláin, բ, ն. Ողբալ, սուգ առնուլ, կոծել, աշխարել:

Compláinant քօմփլէ՛յնէնթ գ. Դատախազ, ամբաստան:

Compláiner քօմփլէ՛յնըր գ. Գանգատող, տրտնջօղ, բողոքիչ. ողբացող:

Compláint քօմփլէ՛յնթ գ. Գանգատ, տրտունջ. վիշտ, նեղութիւն. ցաւ, հիւանդութիւն, ախտ. բողոք, ամբաստանութիւն, դատախազութիւն:

Complaisánce քօմփլիզէ՛նս գ. Հաճութի՛ւն, ախորժ, բերկրութիւն, զուարճութիւն. ցոյցք հաճութեան, մարդելոյզութիւն:

Compláisant քօմփլիզէ՛նթ ած. Հաճոյ, հաճոյական, քաղցր, քաղաքավար:

Complaisántly քօմփլիզէ՛նթլի մ. Հաճութեամբ, ախորժաբար, քաղցրութեամբ, մարդասիրապէս, պատուասիրաբար:

Complaisántness քօմփլիզէ՛նթնէս գ. Քաղաքավարութի՛ւն, մարդասիրութի՛ւն, քաղցրութի՛ւն:

To Complánate կամ to Compláne քօմփլէ՛յնէյթ, քօմփլէ՛յն բ, ն. Հարթել, հաւասարել:

Cómplement քօ՛մփլիմէնթ գ. Լրումն, կատարումն, աւարտ, կատարելութիւն, բովանդակութիւն. յաւելուած, զարդ, արարողութիւն:

Compléte քօմփլի՛թ ած. Ողջոյն, լի, անթերի, կատարեալ, բովանդակեալ. զարգացեալ, բարեկիրթ:

To Compléte, բ, ն. Կատարել, աւարտել, լնուլ, բովանդակել:

Complétely քօմփլի՛թլի մ. Ողջոյն, բովանդակ, բովանդակապէս, լիով:

Complétement քօմփլի՛թմէնթ գ. Լրումն, աւարտումն, կատարումն:

Compléteness քօմփլի՛թնէս գ. Աւարտ, լրումն, կատարելութիւն, լրութիւն:

Complétion քօմփլի՛շըն գ. Լրումն, կատարումն, լրութիւն, բովանդակութիւն. աւարտ, կատար:

Cómplex քօ՛մփլէքս ած. Բաղադրեալ, խառնեալ, զուգակցեալ, յօդեալ:

Cómplex, գ. Խառնուած, բաղադրութիւն, հաւաքումն, գումար, բովանդակութիւն:

Compléxedness քօմփլէ՛քսէտնէս գ. Խառնուած, բաղադրութիւն, զուգախառնութի՛ւն:

Compléxion քօմփլէ՛քշըն գ. Բաղադրութիւն. գոյն, որակութիւն, արտաքին տեսիլ մարմնոյ. խառնուած կամ կազմուած մարմնոյ:

Compléxional քօմփլէ՛քշընէլ ած. Ըստ խառնուածոյ մարմնոյ:

Compléxionally քօմփլէ՛քշընէլլի մ. Ըստ խառնուածոյ մարմնոյ:

Compléxly քօմփլէ՛քսլի մ. Խառն, բաղադրութեամբ, 'ի միասին:

Compléxness քօմփլէ՛քսնէս գ. Խառնութիւն, բաղադրութիւն:

Compléxure քօմփլէ՛քշուր գ. Խառնութիւն, բաղադրութիւն, միաւորութիւն:

Complíance քօմփլա՛յէնս գ. Զիջումն, հաճութիւն, հաւանութիւն, հլութիւն, հըպատակութիւն, հնազանդութիւն:

Complíant քօմփլա՛յէնթ ած. Զիջանող դիւրանւաց, հլու, հնազանդ, խոնարհ, քաղցր, ներողամիտ, մարդասէր:

Cómplicate քօ՛մփլիքէյթ ած. Խառնակ, կնճռեալ, խռնեալ:

To Cómplicate, բ, ն. Խառնել, յօդել ընդ միմեանս, շաղել. կապել, կապակցել, յարակցել, կցորդել. միակցել, հաւաքել, հիւսել, միաւորել, բաղադրել, խառնակել:

Cómplicateness քօ՛մփլիքէյթնէս գ. Խառնակութիւն, կնճիռն, շփոթ:

Complicátion քօմփլիքէ՛շըն գ. Պատատումն, խառնումն, բաղադրութիւն, հիւսուած. խառնակութիւն, շփոթ, կնճիռն:

Cómplice քօ՛մփլիս գ. Հաղորդ, կցորդ չարեաց, մեղսակից, դաւակից:

Complíer քօմփլա՛յըր գ. Դիւրահաւան, դիւրանսաց:

Cómpliment քօ՛մփլիմէնթ գ. Յարգութի, մեծարանք, պաշտօն մեծարանաց:

To Cómpliment, բ, ն. Յարգել, մեծարել, պատուասիրել, խօսիլ, վարիլ կամ ողջունել մեծարանօք. շողոմել, շողոքորթել. ընել կամ հաստուցանել զպարտս քաղաքավարութե. խնդակից լինել, շնորհաւորել:

Compliméntal քօմփլիմէ՛նթըլ ած. Յարգական, մեծարանաց, պատուասիրութեան, քաղաքավարական:

Compliméntally քօմփլիմէ՛նթըլլի մ. Յարգութեամբ, մեծարանօք, պատուասիրաբար, նուրբ քաղաքավարութեամբ:

Compliménter քօմփլիմէ՛նթըր գ. Մեծարող, բարեմարդիկ, կարի խմն քաղաքավար. մարդելոյզ, շողոքորթ:

Cómpline քօ՛մփլայն գ. Հանգստեան ժամ կամ ժամերգութիւն:

To Complóre քօմփլօ՛ր բ, չ. Ողբակցիլ, լալ, աշխարել կամ սգալ 'ի միասին, սգակից լինել:

Complót քօմփլօ՛թ գ. Միաբանութիւն յապստամբութիւն կամ 'ի չարիս, դաշնակցութիւն:

To Complót, բ, ն. Միաբանել յապստամբութիւն կամ 'ի չարիս, դաշնակից առնել, միաբանել 'ի ծածուկ:

Complótter քօմփլօ՛թթըր գ. Ընկեր ապստամբութե, դաւակից, համախոհ, դաշնակից:

To Comply' քօմփլա՛յ բ, չ. Հաճել զմիտս ուրուք, զիջանել, հաւանել, անսալ, միտել, միաբանիլ, երթալ զհետ, համակից լինել:

Compónent քօմփօ՛նէնթ ած. Բաղադրիչ, բաղկացուցիչ:

Compórt քօմփօ՛րթ գ. Կենցաղ, ընթացք, գնացք, վարք, հայեցուած:

To Compórt, բ, ն. Տանել, կրել, բառնալ, համբերել, ժուժել, հանդուրժել. վարել, անցուցանել զկեանս:

To Compórt, բ, չ. Միաբանիլ, յարմարիլ:

Compórtable քօմփօ՛րթէպըլ ած. Տանելի, պատշաճ, յարմար, գիպաւոր:

Compórtance քօմփօ՛րթէնս գ. Ընթացք, գնացք, շարժուած:

Compórtment քօմփօ՛րթմէնթ գ. Ընթացք, գնացք, շարժուած, եղանակ:

To Compóse քօմփօ՛զ բ, ն. Բաղադրել, շարամանել. կարգել, յարմարել, յարդարել. շարադրել, յօրինել, գրել. հաշտեցուցանել, միաբանել, խաղաղել. յարդարել, կազմել, պատրաստել. շարել (գգիրս):

Compósed քօմփօ՛զտ ած. Հանդարտ, խաղաղ, անդորր. հանդարտաբարոյ, ծանրաբարոյ, համեստ, պարկեշտ:

Compósedly քօմփօ՛զէտլի մ. Հանդարտիկ, խաղաղիկ, նազելի կամ պարկեշտութեամբ իմն:

Compósedness քօմփօ՛զէտնէս գ. Հանդարտութիւն, խաղաղութիւն, ծանրութիւն, պարկեշտութիւն:

Compóser քօմփօ՛զըր գ. Շարադրող, յօրինող, յարմարող, գրիչ, մատենագիր:

Compósite քօմփօ՛զիթ ած. Բաղադրեալ (կարգ ճարտարապետութեան):

Composítion քօմփօզի՛շըն գ. Բաղադրութիւն. խառնուրդ, միաւորութիւն. միաբանութիւն, կարգ. շարադրութիւն, յօրինուած, քերթուած. համդերձանք, կազմութիւն, յարմարութիւն. դաշն, պայման. վճար, հատուցումն, իրաւախոհութիւն. յարմարութիւն, վայելչութի, պատշաճութիւն, տեղի. բարդութիւն (բառից):

Compósitive քօմփօ՛զիթիվ ած. Բաղադրել. բաղադրական:

Compósitor քօմփօ՛զիթըր գ. Գրաշար:

Cómpost քօ՛մփօսթ գ. Աղբ կամ պարարտութիւն անդաստանաց:

To Cómpost, բ, չ. Աղբ արկանել. աղբով պարարտացուցանել զանդս:

Compósture քօմփօ՛սչըր գ. Աղբ կամ պարարտութիւն անդաստանաց:

Compósure քօմփօ՛ժըր գ. Բաղկացութիւն. բաղադրութիւն, խառնումն. կարգ, շարք, դասաւորութիւն. յօրինուած, կազմութիւն, յարմարութիւն. բնութի, խառնուած բնութեան. զարդ, գեղեցկութիւն, վայելչութիւն. հանդարտութի. հաշտութիւն, միաբանութիւն, իրաւախոհութի:

Compotátion քօմփօթէ՛շըն գ. Գինեբբուք, շուայտութիւն, խնջոյք:

Cómpound քօ՛մփաունտ գ. Բաղադրութի, խառնուրդ, խառնումն, միաւորութիւն:

Cómpound, ած. Բաղադրեալ, խառնեալ, խառն. բարդեալ, յարաբարդ. բարդ (ծաղիկ):

To Compóund, բ, ն. Բաղադրել, խառնել, միաւորել. բարդել կամ բաղադրել (զբառն). հաշտեցուցանել, միաբանել. վճարել զպարտս, իրաւախոհ լինել:

To Compóund, բ, չ. Դաշն դնել, պայմանել, միաբանիլ. սակ արկանել. իրաւախոհ լինել. որոշել, սահմանել, հաստատել:

Compóundable քօմփաունտէպըլ ած. Բաղադրելի, խառնելի։

Compóunder քօմփաունտըր գ. Հաշտեցուցիչ, ամփիչ, խաղաղարար, համադրութեցուցիչ. բաղադրիչ, որ խառնէ։

To Comprehénd քօմփրիհէնտ բ, ն. Բովանդակել, պարունակել, պարփակել. ըմբռնել կամ բովանդակել մտօք, իմանալ, ճանաչել, հասու լինել։

Comprehénsible քօմփրիհէնսիպըլ ած. Իմանալի, բովանդակելի, ըմբռնելի։

Comprehénsibly քօմփրիհէնսիպլի մ. Բովանդակելով, իմացմամբ, հասողութեամբ մտաց։

Comprehénsion քօմփրիհէնշըն գ. Բովանդակութիւն, պարունակումն. համառօտութիւն, համառօտ բովանդակութիւն, քաղուած. ըմբռնումն, իմացումն, հասումն կամ տեսութիւն մտաց։

Comprehénsive քօմփրիհէնսիվ ած. Ըմբռնողական, իմացողական, լայնածաւալ (միտք). բովանդակիչ, պարունակական, ընդարձակ, լայնածաւալ։

Comprehénsively քօմփրիհէնսիվլի մ. Բովանդակելով։

Comprehénsiveness քօմփրիհէնսիվնէս գ. Բովանդակութիւն 'ի համառօտի։

Cómpress քօմփրէս գ. Երիզ կամ կապ վիրաբուժից։

To Compréss քօմփրէս բ, ն. Սեղմել, ճնշել. գրկել, ընդգրկել։

Compressibílity քօմփրէսսիպիլիթի գ. Ճնշականութիւն։ [Ճնշելի։

Compréssible քօմփրէսսիպըլ ած. Ճնշական,

Compréssibleness քօմփրէսսիպըլնէս գ. Ճնշականութիւն։

Compréssion քօմփրէշըն գ. Ճնշումն, սեղմումն, խտացումն։

Compréssure քօմփրէշուր գ. Ճնշումն, սեղմումն։

To Comprínt քօմփրինթ բ, ն. Տպագրել զայլոյ գիրս՝ 'ի վնաս տեառն նորա։

To Comprise քօմփրայզ բ, ն. Բովանդակել, պարունակել, պարփակել։

Comprobátion քօմփրօպէշըն գ. Հաճութիւն, հաւանութիւն, վկայութիւն, հաստատութիւն։

Cómpromise քօմփրօմայզ գ. Յանձնարարութիւն վէճի յընտրութիւն այլոյ. դաշնակցութիւն, խոստումն։

To Cómpromise, բ, ն. Թողուլ կամ յանձն առնել զվէճն յընտրութիւն այլոյ. դաշն դնել, դաշնակից լինել, խոստանալ, ուխտ դնել ընդ միմեանս։

Compromissórial քօմփրօմիսսօրիէլ ած. Դաշնադրութեան։

Comprovíncial քօմփրօվինշըլ ած. Գաւառակից, գաւառական, նորին գաւառի։

Compt քաունթ գ. Հաշիւ, համար, թիւ։

To Compt, բ, ն. Հաշուել, համարել, 'ի թիւ արկանել. (այժմ գրի to Count).

Cómptible քաունթիպըլ ած. Համարատու, պատրաստ 'ի տալ զհամար կամ պատասխանի, հլու, հնազանդ։

To Comptróll քընթրօլ բ, ն. Հակառակել, պախարակել, ստգտանել։ Տես to Control.

Comptróller քընթրօլըր գ. Տ. Controller.

Comptróllership քընթրօլըրշիփ գ. Տեսչութիւն, վերակացութիւն։

Compúlsatively քօմփըլսէթիվլի մ. Բռնի, բռնադատութեամբ։

Compúlsatory քօմփըլսէթըրի ած. Մղիչ, բռնադատական, ստիպողական։

Compúlsion քօմփըլշըն գ. Մղումն, դրդումն, բռնութիւն, բռնադատութիւն, ստիպումն։

Compúlsive քօմփըլսիվ ած. Մղիչ, դրդիչ, բռնադատիչ, բռնական, ուժգին, ստիպողական, հարկեցուցիչ։

Compúlsively քօմփըլսիվլի մ. Բռնի, բռնութեամբ, ուժգին։

Compúlsiveness քօմփըլսիվնէս գ. Բռնութիւն, ուժգնութիւն, մղումն, ձգումն։

Compúlsorily քօմփըլսօրիլի մ. Բռնի, բռնութեամբ, ուժգնութեամբ։

Compúlsory քօմփըլսօրի ած. Բռնի, ստիպողական, հարկեցուցիչ, ակամայ։

Compúnction քօմփընքշըն գ. Խայթումն, դրդումն, գրգռումն. զեղջ, զղջումն. ապաշաւ։

Compúnctious քօմփընքշըս ած. Զղջական, ցաւագին, աղիողորմ։ [ցիչ։

Compúnctive քօմփընքթիվ ած. Զղջացու-

Compurgátion քօմփըրկէշըն գ. Արդարացուցումն անձին 'ի ձեռն վկայութեան այլոյ։

Compurgátor քօմփըրկէթըր գ. Որ արդարացուցանէ զանձն վկայութեամբ այլոյ։

Compútable քօմփիութէպըլ ած. Հաշուելի, համարելի, զոր մարթ է 'ի թիւ արկանել։

Computátion քօմփիութէշըն գ. Հաշուումն, համարողութիւն, թուումն. հաշիւ, համար, թիւ։

Compúte քօմփիութ գ. Հաշիւ, համար, թիւ, թուումն, թուարկութիւն։

To Compúte, բ, ն. Հաշուել, համարել, հաշիւ առնել, 'ի թիւ արկանել, թուել։

Cómputist քօմփիութիսթ գ. Հաշուարար, համարական, համարող։

Cómrade քամրէտ գ. Սենեկակից, ննջակից, բնակակից. ընկեր, կենցաղակից։

Con քան. Համառօտութիւն լատին բառիս contra, և նշանակէ հակառակ, ընդդէմ։

To Con, բ, ն. Ճանաչել, գիտել. ուսանել, 'ի միտ առնուլ: To con thanks, շնորհ ունել, շնորհս մատուցանել:

To Concámerate քօնքէմըրէյթ բ, ն. Կամար ձգել, կամարաձև յօրինել:

To Concátenate քօնքէթինէյթ բ, ն. Աղխաղխել, շաղկապել, կապակցել, միաւորել, ողել:

Concatenátion քօնքէթինէշըն գ. Աղխաղխումն, կապակցութիւն, ընթրդութիւն, միաւորութիւն, շարայարութիւն:

Concavátion քօնքէվէշըն գ. Գոգաւորութիւն, խորութիւն:

Concáve քօնքէյվ ած. Գոգաւոր, գոգեալ, խոր, խորափոր, գմբեթեայ:

Concáveness քօնքէյվնէս գ. Գոգաւորութիւն, խորութիւն:

Concávity քօնքէվիթի գ. Խորոփիք, գոգաւորութիւն, խորութիւն, խոռոչ, ալք:

Concávo-cóncave քօնքէյվօ-քօնքէյվ ած. Գոգաւոր յերկոցունց կողմանց:

Concávo-cónvex քօնքէյվօ-քօնվէքս ած. Մի կողմն գոգաւոր և միւսն կորնթարդ:

Concávous քօնքէյվըս ած. Գոգաւոր:

Concávously քօնքէյվըսլի մ. Իբրև գոգաւոր կամ գմբեթեայ:

To Concéal քօնսիլ բ, ն. Ծածկել, թագուցանել, ոչ յայտնել, լռել:

Concéalable քօնսիլէպլ ած. Ծածկելի, թագուցանելի, զոր մարթ է ծածկել կամ թագուցանել, թագուն:

Concéaledness քօնսիլէտնէս գ. Ծածկութիւն, թագնութիւն, մթութիւն:

Concéaler քօնսիլըր գ. Թագուցանող, որ ծածկէ կամ թագուցանէ:

Concéalment քօնսիլմէնթ գ. Թագուստ, ծածկութիւն. թագնութիւն, լռութիւն. տեղի թագստեան, ապաստանարան, հովանի, պատսպարութիւն:

To Concéde քօնսիտ բ, ն. Թոյլ տալ, թողացուցանել. ներել, շնորհել, զիջանիլ, հաւանիլ:

Conceít քօնսիթ գ. Ծնունդ մտաց, իմաստ, խորհուրդ. իմացումն. երևակայութիւն, կարծիք. կեղծիք, գիւտք կամ ըստեղծուածք մտաց. գեղեցիկ ասացուած, հանճարեղ զրոյց. յօժարութիւն, հաճութիւն, քիմք, հաճոյք: Out of conceit with, ոչ ևս յօժարամիտ կամ հաճեալ, անյօժար, փոխեալ 'ի մտաց:

To Conceít, բ, ն. Խորհել 'ի միտս, 'ի կարծիս լինել, համարել. հաճիլ, հաւանիլ, գնել 'ի մտի:

Conceíted քօնսիթէտ ած. Մտացածին, ինքնահնար, երևակայական. ծննդական (միտք). ինքնահաւան, անձնահաճոյ, մեծամիտ, անձնահաճ:

Conceítedly քօնսիթէտլի մ. Ըստ հաճոյս, ըստ քմաց, անձնահաճ կամօք:

Conceítedness քօնսիթէտնէս գ. Ինքնահաւանութիւն, անձնահաճութիւն, մեծամտութիւն, քիմք, հաճոյք:

Conceítless քօնսիթլէս ած. Անմիտ, անխորհուրդ, անհանճար, անիմաստ:

Conceívable քօնսիվէպլ ած. Ըմբռնելի մտօք, իմանալի, գիւրիմաց. կարծելի կամ հաւատալի:

Conceívableness քօնսիվէպլնէս գ. Իմանալիութիւն:

Conceívably քօնսիվէպլի մ. Իմանալի իմն օրինակաւ:

To Conceíve քօնսիվ բ, ն. Յղանալ, երկնել, կրել յարգանդի. ըմբռնել մտօք, ծնանել 'ի միտս, խորհել. իմանալ, հասու լինել, 'ի միտ առնուլ. կարծել, համարել. ունել:

To Conceíve, բ, չ. Ի միտ առնուլ, իմանալ, լինել 'ի կարծիս, նկարել 'ի միտս. յղանալ, յղի լինել:

Conceíver քօնսիվըր գ. Որ ըմբռնէ մտօք, որ իմանայ կամ 'ի միտ առնու:

Concént քօնսէնթ գ. Ներդաշնակութիւն, միաբանութիւն ձայնից. միաբանութիւն հաստատութիւն:

To Concéntrate քօնսէնթրէյթ բ, ն. Հաւաքել 'ի կենդրոնն, համահաւաքել, միաւորել, հաւաքել կամ ամփոփել 'ի մի:

Concentrátion քօնսէնթրէշըն գ. Հաւաքումն 'ի կենդրոնն, համահաւաքումն, ամփոփումն 'ի մի:

To Concéntre քօնսէնթըր բ, չ. Հաւաքիլ կամ ձգիլ 'ի կենդրոնն, միանալ:

To Concéntre, բ, ն. Ձգել 'ի կենդրոնն, հաւաքել 'ի մի, համահաւաքել:

Concéntrical կամ Concéntric քօնսէնթրիքէլ, քօնսէնթրիք ած. Համակենդրոն:

Concéptacle քօնսէփթէքլ գ. Ընդունարան, անօթ, աման:

Concéptible քօնսէփթիպլ ած. Իմանալի, գիւրիմաց, ըմբռնելի մտօք:

Concéption քօնսէփշըն գ. Յղութիւն, սաղմնաւորութիւն. ծնունդ մտաց, պատկեր կամ գաղափար 'ի միտս, միտք. ըմբռնումն, իմացումն. իմաստ, խորհուրդ:

Concéptious քօնսէփշըս ած. Որ գիւրաւ յղանայ, ծննդական, բազմաբեր:

Concéptive քօնսէփթիվ ած. Որ կարէ յղանալ, որ գիւրաւ յղանայ:

Concérn քօնսէրն գ. Գործ, արարք, գործառնութիւն. պէտք, օգուտ, կարևորութիւն. ջան, փոյթ, ճիգն. պարտք, պարտիք. փափաք, խիղճ:

To Concérn, բ, ն. Վերաբերիլ, պատշաճիլ, անկ լինել, ունել մասն. շարժել, մղել, յորդորել, զարթուցանել, ձգնել. փոյթ լինել, պէտք լինել զգուշութեան. պէտս ունել, խնամ ունել, զգուշանալ. խռովիլ, չփոթիլ, նեղիլ, վշտանալ. խառնել կամ մուծանել զանձն:

Concérning քօնսէ՛րնինկ նխ. Վերաբերեալ, որ հայի, 'ի սակս, զ: I am free from all doubt concerning it, ընդ այդ բնաւ ոչ երկբայիմ:

Concérnment քօնսէ՛րնմէնթ գ. Գործ, պէտք, գործառնութիւն. օգուտ, շահ, պիտանութիւն. յարաբերութիւն. միջնորդութիւն, գործակցութիւն. կիրք, խռովութիւն, այլայլութիւն մտաց, շփոթ, տագնապ:

Cóncert քօ՛նսէրթ գ. Միաբանութիւն, դաշնակցութիւն, պայմանադրութի. ներդաշնակութիւն, միաբանութիւն ձայնից կամ նուագարանաց:

To Concért քօնսէ՛րթ բ, ն. Նիւթել, մեքենայել, կազմել, կարգել, պատրաստել ('ի միասին). ներդաշնակաւորել:

Concertátion քօնսէրթէ՛յշըն գ. Մաքառումն, վէճ, հակառակութիւն:

Concértative քօնսէ՛րթէթիվ ած. Փոխամրցական, հակառակուէ, վիճաբանական:

Concéssion քօնսէ՛շըն գ. Շնորհումն, տուչութիւն, ներողութիւն, թոյլտուութիւն, հաւանութիւն, հրաման, պարգև:

Concéssionary քօնսէ՛շընէրի ած. Շնորհաձիր, շնորհեալ, թոյլ տուեալ:

Concéssively քօնսէ՛սսիվլի մ. Թոյլտուութեամբ, ներելով:

Conch քօնք գ. Խեցի, խեցեմորթ, սատափ:

Cónchoid քօ՛նքօյտ գ. Կորաձև:

To Concíliate քօնսի՛լիէյթ բ, ն. Յինքն յանկուցանել, ձգել 'ի սէր իւր. միաբանել, յօդել, հաշտեցուցանել. շահիլ, ստանալ, գրաւել:

Conciliátion քօնսիլիէ՛յշըն գ. Յանկուցանելն կամ ձգելն 'ի սէր, միաբանութիւն, հաշտութիւն:

Conciliátor քօնսիլիէ՛յթըր գ. Հաշտեցուցիչ, հաշտարար, միջնորդ:

Concíliatory քօնսի՛լիէթըրի ած. Հաշտեցուցիչ, հաշտութեան:

Concínnity քօնսի՛ննիթի գ. Յօրինուած, գեղեցկութիւն, յարմարութիւն:

Concínnous քօնսի՛ննըս ած. Գեղեցիկ, վայելուչ, ընտիր, հաճոյական:

Concíse քօնսա՛յս ած. Կարճ, համառօտ, հակիրճ:

Concísely քօնսա՛յսլի մ. Կարճ 'ի կարճոյ, համառօտիւ, սուղ բանիւք:

Concíseness քօնսա՛յսնէս գ. Կարճութի, համառօտութիւն, սղութիւն, համառօտաբանութիւն:

Concísion քօնսի՛ժըն գ. Հատումն, կրճատութիւն:

Concitátion քօնսիթէ՛յշըն գ. Գրգիռ, ամբոխումն, խռովութիւն, վրդովումն, աղմուկ:

Conclamátion քօնքլէմէ՛յշըն գ. Աղաղակ, գոչումն, ձայն աղաղակի բազմութեան:

Cónclave քօ՛նքլէյվ գ. Տեղի կամ սենեակ առանձին. փակարան կամ ժողով կարդինալաց յընտրութիւն պապի. ակումբ կամ ժողով առանձին:

To Conclúde քօնքլի՛ուտ բ, ն. Փակել, դնել, արգելուլ. ամփոփել, բովանդակել, սահմանել. գլխաւորել, ձեռնարկել, իմաստասիրել. վճռել, հաստատել. վախճանել, կնքել, աւարտել. հաստատել միաբան հաւանութեամբ:

To Conclúde, բ, չ. Մակաբերել, ձեռնարկել, 'ի վերայ բերել, կնքել. դնել 'ի մտի, հաստատել 'ի միտս. որոշել, կնքել, սահմանել. վախճանել, աւարտել:

Conclúdency քօնքլի՛ուտէնսի գ. Եզրակացութիւն, հետեւութիւն, վերջաբան, յանգ, աւարտ:

Conclúdent քօնքլի՛ուտէնթ ած. Եզրակացուցիչ, որոշիչ, վճռական:

Conclúsible քօնքլի՛ուզիպըլ ած. Զոր մարթ է հաստատել կամ եզրակացուցանել, վճռական:

Conclúsion քօնքլի՛ուժըն գ. Եզրակացութիւն, հետեւութիւն, վախճան, վճիռ, կնիք, վերջաբան. փորձ, հանդէս. ամբոկ գործոյն:

Conclúsive քօնքլի՛ուսիվ ած. Որոշիչ, վճռական, վերջին. եզրակացուցիչ, ապացուցական:

Conclúsively քօնքլի՛ուսիվլի մ. Որոշաբար, վճռաբար, քաջայայտ:

Conclúsiveness քօնքլի՛ուսիվնէս գ. Ապացուցութիւն, քաջայայտութիւն:

To Concoágulate քօնքօէ՛կիուլէյթ բ, ն. Մածուցանել կամ մակարդել 'ի միասին, միաւորել:

Concoagulátion քօնքօէկիուլէ՛յշըն գ. Մածուցումն կամ մակարդումն 'ի միասին, միաւորութիւն:

To Concóct քօնքօ՛քթ բ, ն. Մարսել. զըտել, նրբացուցանել. եփել, հասունացուցանել:

Concóction քօնքօ՛քշըն գ. Մարսողութի. եփումն, հասունութիւն. կատարելութի:

Concólour քօնքը՛լըր ած. Միագոյն, համակ, համագոյն, համերանգ:

Concómitance կամ Concómitancy քօնքօ́միթէնս, քօնքօ́միթէնսի գ. Զուգընթացութիւն, համընթացութիւն, ընթացակցութիւն, միասնականութիւն։

Concómitant քօնքօ́միթէնթ ած. Զուգընթաց, համընթաց, ընթացակից, միասնական։

Concómitant, գ. Ընկեր, ուղեկից, ընթացակից, զուգընթաց։

Concómitantly քօնքօ́միթէնթլի մ. Զուգընթացութեամբ, 'ի միասին, զոյգ ընդ, համանգամայն։

To Concómitate քօնքօ́միթէյթ բ, ն. Ընթացակից լինել, ընթացակցել, լծորդ լինել, ընկեր կամ ուղեկից լինել։

Cóncord քօ́նքօրդ գ. Միաբանութիւն, համակամութիւն, յարմարութիւն, սէր, խաղաղութիւն. դաշն, ուխտ, դաշնակցութիւն. ներդաշնակութիւն, միաբանութիւն ձայնից. համաձայնութիւն մասանց բանի (ըստ քերականաց)։

Concórdance քօնքօ́րդէնս գ. Միաբանութիւն, համաձայնութիւն. համաբարբառ (Աստուածաշունչ գրոց)։

Concórdant քօնքօ́րդէնթ ած. Միաբան, համաշունչ, համաձայն, ձայնակից, նման։

Concórdate քօնքօ́րդէյթ գ. Դաշնադրութիւն, միաբանութիւն։

Concórporal քօնքօ́րփօրէլ ած. Մարմնակից, որ ունի զնոյն մարմին։

To Concórporate քօնքօ́րփօրէյթ բ, ն. Զանգել կամ խառնել 'ի մի։

Concorporátion քօնքօրփօրէ́յշըն գ. Խառնումն, զանգումն, զուգախառնութիւն, միաւորութիւն։

Cóncourse քօ́նքօրս գ. Խուռն ընթացք. խուռն բազմութիւն, խուռն. ընթացակցութիւն, միաբանութիւն, հատումն (կրկին մարմնոց զմիմեանս)։

Concremátion քօնքրիմէ́յշըն գ. Կիզումն կամ այրումն 'ի միասին։

Cóncrement քօ́նքրիմէնթ գ. Աճումն, թանձրացումն, մածուած, զանգուած։

Concréscence քօնքրէ́սէնս գ. Աճումն, համահաւաքումն, թանձրացումն։

Cóncrete քօ́նքրիթ գ. Թանձրամած կամ թանձր մարմին, զանգուած, ձոյլ։

Cóncrete, ած. Թանձրամած, մակարդեալ, թանձր. թանձրացեալ (ըստ տրամաբանից)։

To Concréte քօնքրի́թ բ, չ. Թանձրանալ, մածնուլ, մակարդիլ, հաւաքիլ, միանալ։

To Concréte, բ, ն. Թանձրացուցանել, մակարդել, հաւաքել, միաւորել։

Concrétely քօնքրի́թլի մ. Ի թանձրացեալն։

Concréteness քօնքրի́թնէս գ. Թանձրացումն, մածուած, մակարդումն։

Concrétion քօնքրի́շըն գ. Թանձրացումն, մակարդումն, մածուած, պաղումն, ձուլումն. զանգուած, մակարդ, ձոյլ։

Cóncretive քօ́նքրիթիվ ած. Թանձրացուցիչ, մակարդիչ, ձուլիչ, մածուցիչ։

Concréture քօնքրի́չիուր գ. Մածուած, մակարդ, զանգուած, ձոյլ։

Concúbinage քօնքիու́պինէյճ գ. Հարճութիւն, ունելն զհարճ։

Cóncubine քօ́նքիուպայն գ. Հարճ, բոզ։

To Concúlcate քօնքը́լքէյթ բ, ն. Կոխել, կոխան առնել, առ ոտն կոխել, առ ոտուր կոխել։

Conculcátion քօնքիուլքէ́յշըն գ. Կոխ, կոխան, կոխումն։

Concúpiscence քօնքիու́փիսէնս գ. Հեշտացանկութիւն, ցանկութիւն, տռփանք։

Concúpiscent քօնքիու́փիսէնթ ած. Ցանկասէր, հեշտասէր, տռփոտ, վաւաշոտ, վաւաշ։

Concupiscéntial քօնքիուփիսէ́նշէլ ած. Ցանկական, տռփական։

Concupíscible քօնքիուփի́սիպըլ ած. Ցանկական։

To Concúr քօնքը́ր բ, չ. Ընկերել, գործակից կամ զուգընթաց լինել. միաբանիլ, համամիտ լինել. օգնել, ձեռնտու լինել. զուգընթանալ 'ի նոյն կէտ։

Concúrrence կամ Concúrrency քօնքը́րրէնս, քօնքը́րրէնսի գ. Զուգընթացութիւն, համընթացութիւն, միաբանութիւն. գործակցութիւն, օգնութիւն, ձեռնտուութիւն, սատարութիւն, հաւասար իրաւունք կամ պահանջումն. հետամտութիւն, նախանձ, հակառակութիւն, վէճ։

Concúrrent քօնքը́րրէնթ ած. Զուգընթաց, ընթացակից, ընկեր, ձեռնտու, օգնական, գործակից։

Concúrrent, գ. Գործակից, ընկեր, օգնական. հետամուտ 'ի միասին, նախանձորդ։

Concússion քօնքը́շըն գ. Ցնցումն, շարժումն, դղրդումն, տատանումն։

Concússive քօնքը́սիվ ած. Ցնցողական, ցնցող, շարժիչ։

To Condémn քօնդէ́մ բ, ն. Դատապարտել, տալ զդատակնիքն, դատակնքել. դատափետ առնել, ստգտանել, անգոսնել, դսրովել, տուգանել։

Condémnable քօնդէ́մնէպըլ ած. Դատապարտելի, կշտամբելի, դսրովելի։

Condemnátion քօնդէմնէ́յշըն գ. Դատապարտութիւն, դատակնիք, պատիժ, տոյժ։

Condémnatory քօնդէ́մնէթօրի ած. Դա-

տապարտիչ, որ ածէ 'ի վերայ զդատակնիք կամ զդատապարտութիւն:

Condémner քօնտէ՛մնըր գ. Դատապարտիչ, կշտամբիչ, սոփսոնող:

Condénsable քօնտէ՛նսէպըլ ած. Խտանալի կամ թանձրանալի:

Condénsate քօնտէ՛նսէյթ ած. Խտացեալ, խիտ. թանձրացեալ, հոծ:

To Condénsate, բ, ն. Խտացուցանել, թանձրացուցանել:

To Condénsate, բ, չ. Խտանալ, թանձրանալ:

Condensátion քօնտէնսէ՛յշըն գ. Խտացումն, խտութիւն, թանձրութիւն:

Condénse քօնտէ՛նս ած. Խիտ, հոծ, թանձր:

To Condénse, բ, ն. Խտացուցանել, թանձրացուցանել:

To Condénse, բ, չ. Խտանալ, թանձրանալ, պաղիլ:

Condénser քօնտէ՛նսըր գ. Անօթ յորում խտացուցանեն զօդ, խտացուցիչ:

Condénsity քօնտէ՛նսիթի գ. Խտութիւն, խտացումն, հոծութիւն, թանձրութիւն:

Cónders քօ՛նտըրզ գ. Դէտք ազդարարք ձկնորսաց յանցս ձկանց:

To Condescénd քօնտիսէ՛նտ բ, չ. Զիջանել ումեք, տեղի տալ, անսալ, հաւանիլ, հաճել զմիտս ուրուք:

Condescéndence քօնտիսէ՛նտէնս գ. Զիջումն, հաւանութիւն, ներողութիւն, քաղցրութիւն:

Condescéndingly քօնտիսէ՛նտինկլի մ. Զիջանելով, ներողութեամբ, քաղցրութ̃բ:

Condescénsion քօնտիսէ՛նշըն գ. Զիջումն, ներողութիւն, քաղցրութիւն:

Condescénsive քօնտիսէ՛նսիվ ած. Զիջող, դիւրալուր, հեշտալուր, ներողամիտ, հլու, հնազանդ, քաղցր, հաճելի:

Condígn քօնտա՛յն ած. Արժանի, ըստ արժանեաց, արժանահաս:

Condígnly քօնտա՛յնլի մ. Արժանապէս, ըստ արժանի, կարի յիրաւունս:

Condígnness քօնտա՛յննէս գ. Արժանաւորութիւն, արժանիք, իրաւունք:

Cóndiment քօ՛նտիմէնթ գ. Համեմ, համդերձանք:

Condiscíple քօնտիսա՛յփըլ գ. Աշակերտակից, դպրոցակից, ուսումնակից:

To Cóndite քօ՛նտայթ բ, ն. Համեմել, համդերձել:

Cónditement քօ՛նտայթմէնթ գ. Համեմ ինչ կամ համդերձանք (կերակրոյ):

Condítion քօնտի՛շըն գ. Որպիսութիւն, զիարդն, յատկութի, հանգամանք. թէութիւն, վիճակ, օրէնք, սահման, պայման. բնութիւն, խառնուած բնութեան, բարք. աստիճան, կարգ, պատիւ. ուխտ, դաշն. թուղթ դաշանց:

To Condítion, բ, չ. Դաշն կամ պայման դնել, ուխտադիր լինել:

Condítional քօնտի՛շընըլ ած. Պայմանաւոր, ընդ պայմանաւ, թէական:

Condítional, գ. Թէութիւն, պայման:

Conditionálity քօնտիշընէ՛լիթի գ. Թէականութիւն, թէութիւն:

Condítionally քօնտի՛շընըլլի մ. Ընդ պայմանաւ, թէութեամբ, ընդ թէութեամբ:

Condítionary քօնտի՛շընըրի ած. Պայմանաւոր, դաշամբ հաստատեալ:

Condítionate քօնտի՛շիօնէյթ ած. Պայմանաւոր, սահմանեալ ընդ պայմանաւ:

To Condítionate, բ, ն, Պայմանել, սահմանել, կարգել, ուղղել, յարմարել:

Condítioned քօնտի՛շընտ ած. Յարմար, բաւական, որ ունի զպահանջեալ հանգամանս: Well conditioned, դիպող, բարեկարգ, կազմ, յարդարուն: Ill conditioned, անյարմար, անկարգ, աղաւաղ:

To Condóle քօնտօ՛լ բ, չ. Ցաւակցել, վշտակից կամ կարեկից լինել:

To Condóle, բ, ն. Սուգ առնուլ 'ի միասին, ողբակից, ցաւակից լինել:

Condólement քօնտօ՛լմէնթ գ. Ցաւակցութիւն, վշտակցութիւն, ողբ, սուգ:

Condólence քօնտօ՛լէնս գ. Ցաւակցութիւն, վշտակցութիւն, կարեկցութիւն:

Condóler քօնտօ՛լըր գ. Ցաւակից, վշտակից, սգակից, կարեկից:

Condonátion քօնտօնէ՛յշըն գ. Թողութի, ներումն, շնորհք:

To Condúce քօնտի՛ուս բ, չ. Տանել, առաջնորդել, հասուցանել, օգնել, ձեռնտու լինել:

To Condúce, բ, ն. Առաջնորդել, տանել, ածել, բերել:

Condúcible քօնտի՛ուսիպըլ ած. Որ առաջնորդէ կամ ձգէ, յարմար, պատշաճ, շահաւէտ, օգտակար, պիտանացու:

Condúcibleness քօնտի՛ուսիպըլնէս գ. Պիտանութիւն, օգտակարութիւն, յարմարութիւն առ 'ի ձգել կամ յառաջնորդել:

Condúcive քօնտի՛ուսիվ ած. Առաջնորդական, որ առաջնորդէ կամ ձգէ, յարմար, պիտանի, օգտակար:

Condúciveness քօնտի՛ուսիվնէս գ. Առաջնորդութիւն, ածումն, յարմարութիւն առ 'ի ածել կամ ձգել:

Cónduct քօ՛նտըքթ գ. Առաջնորդութիւն, կառավարութիւն, տնտեսութիւն. զօրավարութիւն. ուղեկցութիւն, պահպանութիւն, զգուշութիւն, կենցաղավարութի, վարք:

To Condúct քօնտը՛քթ բ, ն. Առաջնորդել, տանել, հասուցանել, ուղեկից կամ առաջնորդ լինել, մուծանել. վարել, կառավարել, տնօրինել. զօրավարել:

Conductítious քօնտըքթի՛շըս ած. Վարձկան, վարձու կալեալ:

Condúctor քօնտը՛քթըր գ. Առաջնորդ, ուղեցոյց. գլուխ, պետ, հրամանատար, զօրավար. կառավար, ուղղիչ, վարիչ, գործակալ:

Condúctress քօնտը՛քթրէս գ. Կին առաջնորդ, հրամանատար կամ ուղղիչ:

Cónduit քը՛նտիթ գ. Ագուգայ, ջրմուղ, ջրանցիկք. խողովակ, անցք:

Conduplicátion քօնտիուփլիքէ՛յշըն գ. Կրկնումն, կրկնապատկութիւն:

Cone քօն գ. Կոնոն (մարմին երկրաչափական):

To Confábulate քօնֆէ՛պիուլէյթ բ, չ. Խօսակից լինել, զբօսնուք անկանել, շաղակրատել, ճառատել:

Confabulátion քօնֆէպիուլէ՛յշըն գ. Խօսակցութիւն, շատխօսութիւն, բաղմաբանութիւն, ճառատանք:

Confábulatory քօնֆէ՛պիուլէթըրի ած. Խօսակցութեան, շատխօսութեան, ճառատանց:

Confarreátion քօնֆէրրիէ՛յշըն գ. Խնճոյք կամ խրախութիւն հարսանեաց:

Cónfect քօ՛նֆէքթ գ. Քաղցրաւենիք:

To Conféct քօնֆէ՛քթ բ, ն. Եփել կամ յօրինել շաքարաւ, յօրինել քաղցրաւենիս:

Conféction քօնֆէ՛քշըն գ. Յօրինուած կամ հանդերձանք շաքարեղինաց, քաղցրաւենիք. բաղադրութիւն բժշկական:

Conféctionary *կամ* Conféctioner քօնֆէ՛քշընէրի, քօնֆէ՛քշընըր գ. Յօրինող քաղցրաւենեաց կամ շաքարեղինաց:

Conféderacy քօնֆէ՛տէրէսի գ. Դաշնակցութիւն, դաշնաւորութիւն, միաբանութիւն, ուխտ, դաշն:

Conféderate քօնֆէ՛տէրէյթ գ. Դաշնաւոր, դաշնակից, մարտակից:

Conféderate, ած. Դաշնաւոր, դաշնակից, միաբանեալ:

To Conféderate, բ, ն. Դաշնակից առնել, միաբանել:

To Conféderate, բ, չ. Դաշինս կռել, դաշնակից լինել, դաշնաւորիլ ընդ, միաբանիլ, նիզակակից լինել:

Confederátion քօնֆէտէրէ՛յշըն գ. Դաշնակցութիւն, ուխտ, դաշն, միաբանութիւն, նիզակակցութիւն:

To Confér քօնֆը՛ր բ, չ. Խօսել կամ խորհել 'ի միասին, խորհուրդ 'ի մէջ առնուլ, քննել:

To Confér, բ, ն. Բաղդատել, համեմատել, դնել առընթեր. տալ, ընծայել, շնորհել, պարգեւել. ձեռնտու լինել, օգնել:

Cónference քօ՛նֆըրէնս գ. Խորհուրդ, խօսակցութիւն. ատեան խորհրդոյ, խորհրդարան. բաղդատութիւն, համեմատութիւն, քննութիւն:

Conférer քօնֆը՛րըր գ. Խօսակից, խորհրդակից. տուիչ, պարգեւատու:

To Conféss քօնֆէ՛ս բ, ն. Խոստովան լինել, խոստովանել. դաւանել, ոչ ժխտել. ընդունել, հաւանիլ. յայտնել, ցուցանել, վկայել. խոստովան լինել զմեղս. խոստովանեցուցանել, լսել զխոստովանութիւն:

To Conféss, բ, չ. Խոստովանել, խոստովան լինել քահանայի զմեղս իւր:

Conféssedly քօնֆէ՛սսէտլի մ. Խոստովանեալ կամ վկայեալ յամենեցունց, անշուշտ, արդարեւ, յիրաւի:

Conféssion քօնֆէ՛շըն գ. Խոստովանութիւն. խոստովանութիւն մեղաց. դաւանութիւն. դաւանութիւն հաւատոյ:

Conféssional քօնֆէ՛շընէլ գ. Խոստովանարան:

Conféssionary քօնֆէ՛շընէրի գ. Խոստովանարան, տեղի խոստովանութեան:

Conféssor քօնֆէ՛սըր գ. Խոստովանող Քրիստոսի, խոստովանող վկայ. խոստովանահայր, հայր խոստովանութեան. որ խոստովանի զյանցանս իւր:

Confést քօնֆէ՛սթ ած. Խոստովանեալ, վկայեալ, քարոզեալ, երեւելի, յայտնի, ծանուցեալ:

Conféstly քօնֆէ՛սթլի մ. Յայտնի, յայտնապէս, անշուշտ, հաւաստեաւ:

Confícient քօնֆի՛շէնթ ած. Առնող, արարող, արարչական:

Cónfidant քօ՛նֆիտէնթ գ. Հաւատարիմ, մտերիմ, խորհրդակից:

To Confíde քօնֆա՛յտ բ, չ. Վստահանալ, ապաւինիլ, յուսալ:

Cónfidence քօ՛նֆիտէնս գ. Վստահութիւն, յոյս, ապաւինութիւն. աներկիւղութիւն, քաջութիւն, յանձնապաստանութիւն, յանդգնութիւն. համարձակութիւն, աներկիւղութիւն. հաւատարմութիւն, մտերմութիւն:

Cónfident քօ՛նֆիտէնթ ած. Վստահ, բարեյոյս, աներկմիտ, աներկբայ. հաւատարիմ, հաստատուն. աներկեան, աներկիւղ. յանձնապաստան, յանդուգն:

Cónfident, գ. Հաւատարիմ, մտերիմ, խորհրդակից, ընտանի:

Cónfidently քօ՛նֆիտէնթլի մ. Վստահութեամբ, յուսով, աներկբայ, անշուշտ. հաւատարմութեամբ. ախտապէս, հաւաս-

տեսութ. համարձակ, աներկիւղ, աներկեան. մտերմաբար, ընտանեբար:

Cónfidentness քօ՛նֆիտէնթնէս գ. Վստահութիւն, համարձակութիւն, աներկեւղութիւն:

Configurátion քօնֆիկիւրէ՛շըն գ. Ձեւակերպութիւն, կազմակերպութիւն, կազմութիւն, կերպարանակցութիւն. հայեցուածք աստղաբաշխական, աղթարք:

To Configúre քօնֆի՛կիւր բ, ն. Ձեւակերպել, կազմակերպել, ձեւացուցանել, յօրինել, յարմարել:

Cónfine քօ՛նֆայն գ. Սահման, սահմանագլուխ, կողմն, եզր, ծայր, աւարտ:

Cónfine, ած. Սահմանակից, մերձակայ:

To Confíne քօնֆա՛յն բ, չ. Սահմանակից կամ մերձակայ լինել, հասանել:

To Confíne, բ, ն. Սահմանել, սահման կամ չափ դնել, չափաւորել. փակել, արգելուլ. կապել, պինդ ունել, ամփոփել. ճնշել, նուաճել, սանձել:

Confíneless քօնֆա՛յնլէս ած. Անսահման, անչափ, անեզր, անվախճան:

Confínement քօնֆա՛յնմէնթ գ. Բանտ, բանտարգելութիւն, կապանք:

Confíner քօնֆա՛յնըր գ. Սահմանակից, մերձակայ, մերձաւոր, մօտաւոր, դրացի:

Confínity քօնֆի՛նիթի գ. Սահմանակցութիւն, մերձաւորութիւն, հպաւորութի:

To Confírm քօնֆը՛րմ բ, ն. Հաստատել, կնքել, վկայել, ցուցանել. դնել, կացուցանել. պնդել, ամրացուցանել. լնուլ, յաջողել, կատարել. քաջալերել, զօրացուցանել. դրոշմել, տալ դրոշմն:

Confírmable քօնֆը՛րմէպլ ած. Զոր մարթ է հաստատել կամ ցուցանել:

Confirmátion քօնֆըրմէ՛շըն գ. Հաստատութիւն. ցուցումն, վկայութիւն. դրոշմ (խորհուրդ եկեղեցւոյ): [վկայ:

Confirmátor քօնֆըրմէ՛յթըր գ. Հաստատիչ,

Confírmatory քօնֆը՛րմէթըրի ած. Հաստատողական, հաստատիչ:

Confírmedness քօնֆը՛րմէտնէս գ. Հաստատութիւն, պնդութիւն, ամրութիւն:

Confírmer քօնֆը՛րմըր գ. Հաստատիչ, վկայ:

Confíscable քօնֆի՛սքէպլ ած. Զոր մարթ է գրաւել յարքունիս:

Confíscate քօնֆի՛սքէյթ ած. Գրաւեալ յարքունիս: [նիս:

To Confíscate, բ, ն. Գրաւել յարքու-

Confiscátion քօնֆիսքէ՛շըն գ. Գրաւումն յարքունիս:

Cónfitent քօ՛նֆիթէնթ գ. Խոստովանող. որ խոստովանի զմեղս իւր:

Cónfiture քօ՛նֆիչուր գ. Քաղցրաւենիք, շաքարադործք:

To Confíx քօնֆի՛քս բ, ն. Վարսել, հարստել, կանգնել, հաստատել:

Conflágrant քօնֆլէ՛կրէնթ ած. Հրդեհեալ կամ հրկիզեալ 'ի միասին, համաճարակ:

Conflagrátion քօնֆլէկրէ՛շըն գ. Տոչորումն, հրդեհումն, հրայրեացք:

Conflátion քօնֆլէ՛շըն գ. Հնչիւն կամ փչումն միանգամայն. ձուլումն:

Confléxure քօնֆլէ՛քշուր գ. Կորացումն, դալարումն:

Cónflict քօ՛նֆլիքթ գ. Բախումն, հարուած (ընդ միմեանս). գխամարտութի, մաքառումն, մարտ, պատերազմ. վէճ, կռիւ, հակառակութիւն. տագնապ, ճնշումն, նեղութիւն, անձկութիւն:

To Conflíct քօնֆլի՛քթ բ, չ. Բախել, ընդհարկանել, գխամարտել, մրցել, մաքառել, մարտնչել, վիճել, հակառակել:

Cónfluence քօ՛նֆլիուէնս գ. Խառնուրդ գետոց. հեղումն, հոսումն, հոսանք, գընացք, յորդութիւն. խուռն ընթացք կամ բազմութիւն, հաւաքումն:

Cónfluent քօ՛նֆլիուէնթ ած. Համահոսան, հոսեալ կամ խառնեալ 'ի միասին, որ խառնի 'ի միասին:

Cónflux քօ՛նֆլըքս գ. Հոսանք կամ դիմումն 'ի միասին, խառնուրդ գետոց. խուռն ընթացք, խուռն, խուժան:

Confórm քօնֆօ՛րմ ած. Կերպարանակից, նմանակից, նման, համօրէն, համեմատ, նըմանաձեւ, նմանօրինակ:

To Confórm, բ, ն. Կերպարանակից առնել, կերպարանել, նկարել, նմանեցուցանել, յարմարել:

To Confórm, բ, չ. Կերպարանակից լինել, յարմարել զանձն, միաբանիլ, հետեւել, զիջանել:

Confórmable քօնֆօ՛րմէպլ ած. Կերպարանակից, նմանակից, համօրէն, նմանօրինակ. համեմատ, միաբան, յարմար. դիւրանուագ, դիւրահաւան, զիջող, խաղաղասէր, հլու:

Confórmably քօնֆօ՛րմէպլի մ. Նմանապէս, համօրէն. որպէս, իբրեւ, ըստ:

Conformátion քօնֆօրմէ՛շըն գ. Կազմութիւն, յարմարութիւն, ձեւակերպութիւն. կերպարանակցութիւն, նմանութիւն, միաբանութիւն:

Confórmist քօնֆօ՛րմիսթ գ. Միադաւան կամ դաւանակից (յանգղիական կրօնս):

Confórmity քօնֆօ՛րմիթի գ. Կերպարանակցութիւն, համեմատութիւն, նմանութիւն, միաբանութիւն:

Confortátion քօնֆօրթէ՛շըն գ. Զօրութի, կազդուրումն, սփոփանք:

To Confóund քօնֆա՛ունտ բ, ն. Խառնել,

խառնակել, շփոթել. ամբոխել, խռովել, զարհուրեցուցանել. հիացուցանել, ապշեցուցանել. յամօթ առնել, ամաչեցուցանել, խայտառակել, ըմբերանել. բառնալ, ջնջել, փասնել, խանգարել, աղաւաղել։

Confóunded քօնֆա՛ունտէտ ած. Գարշելի, ատելի, ամօթալից, խայտառակ։

Confóundedly քօնֆա՛ունտէտլի մ. Գարշելի իմն, չարաչար, անարգաբար։

Confóunder քօնֆա՛ունտըր գ. Շփոթիչ, խռովիչ, խանգարիչ։

Confratérnity քօնֆրէթէ՛րնիթի գ. Եղբայրութիւն կամ ընկերութիւն հոգևոր։

Confricátion քօնֆրիքէ՛շըն գ. Շփումն ընդ միմեանս, շփումն։

To Confrónt քօնֆրօ՛նթ ը, ն. Յանդիման լինել, ճակատիլ դէմ յանդիման, 'ի դիմի հարկանիլ, զդէմ ունել. կշտամբել, յանդիմանել. բաղդատել, համեմատել։

Confrontátion քօնֆրօնթէ՛շըն գ. Բաղդատութիւն, համեմատութիւն։

To Confúse քօնֆիու՛զ ը, ն. Շփոթել, խանգարել. խառնակել, խառնիխուռն առնել. նսեմացուցանել, աղօտացուցանել. ամաչեցուցանել, խայտառակել, տագնապել, խուճապել։

Confúsedly քօնֆիու՛զէտլի մ. Խառն, խառնիխուռն, անկարգ, շփոթ իմն. տագնապաւ, խուճապաւ, շտապաւ։

Confúsedness քօնֆիու՛զէտնէս գ. Շփոթութիւն, անկարգութիւն, մթութիւն։

Confúsion քօնֆիու՛ժըն գ. Խառնակութիւն, շփոթ. ամբոխ, խռովութիւն, անկարգութիւն, շփոթումն. եղծումն, սպականութիւն. շուարումն, պակուցումն, ամբոխումն մտաց, ամօթ, խայտառակութիւն, կորանք։

Confútable քօնֆիու՛թէպլ ած. Հերքելի, ցրելի։

Confutátion քօնֆիութէ՛շըն գ. Հերքումն, ցրումն։

To Confúte քօնֆիու՛թ ը, ն. Հերքել, ցրել, ջրել, ցուցանել զստութիւն, մերժել, ունայնացուցանել։

Cónge քօ՛նճի գ. Յարգութիւն, յարգանք, մեծարանք, ողջոյն. ողջոյն հրաժարական, հրաժեշտ, բարեաւ մնա։

To Cónge, ը, չ. Երթալ յողջոյն հրաժարական, բարեաւ մնա տալ։

Cónge d'elire քօ՛նճի տիլի՛ր գ. Հրաման ընտրութեան (ըստ օրինաց գաղղիացւոց)։

Cónge, գ. Զարդ ինչ ճարտարապետական։

To Congéal քօնճի՛լ ը, ն. Սառուցանել, պաղեցուցանել։

To Congéal, ը, չ. Սառիլ, պաղիլ։

Congéalable քօնճի՛լէպլ ած. Որում մարթ է սառիլ կամ պաղիլ, սառելի։

Congéalment քօնճի՛լմէնթ գ. Սառումն, պաղումն, թանձրացումն։

Congelátion քօնճիլէ՛շըն գ. Սառումն, պաղումն։

Cóngener քօ՛նճինըր գ. Համասեռ, համատեսակ, համաբուն, համանման։

Congénerous քօնճէ՛նէրըս ած. Համասեռ, համաբուն, համատեսակ։

Congénerousness քօնճէ՛նէրըսնէս գ. Համասեռութիւն, համաբնութիւն։

Congénial քօնճի՛նիէլ ած. Համամիտ, համաբուն, համազգի, ազգակից։

Congeniálity քօնճինիէ՛լիթի գ. Ազգակցութիւն կամ նոյնութիւն մտաց և բնութեան։

Congénialness քօնճի՛նիէլնէս գ. Ազգակցութիւն կամ նոյնութիւն մտաց։

Congénite քօնճէ՛նիթ ած. Համածին, համաբնական, բնածին, ընդաբոյս, անկակից։

Cónger քօ՛նկըր գ. Օձաձուկն։

Congéries քօնճի՛րիյիզ գ. Կոյտ, շեղջ։

To Congést քօնճէ՛սթ ը, ն. Կուտել, կուտակել, շեղջակուտել։

Congéstible քօնճէ՛սթիպլ ած. Զոր մարթ է կուտել կամ շեղջակուտել։

Congéstion քօնճէ՛սթիըն գ. Կուտակութիւն, հաւաքումն։

Cóngiary քօ՛նճիէրի գ. Կոնգիարիոն, (պարգև զօրաց հռովմայեցւոց)։

To Congláciate քօնկլէ՛շիէյթ ը, չ. Սառիլ, պաղիլ։

Conglaciátion քօնկլէշիէ՛շըն գ. Սառուումն, պաղումն։

Cónglobate քօ՛նկլօպէյթ ած. Գնտակեալ, գնտաձև հաւաքեալ։

To Cónglobate, ը, ն. Գնտակել, ծրարել, գնտաձև հաւաքել, կուտակել։

Cónglobately քօ՛նկլօպէյթլի մ. Գնտաձև, բոլորակաձև։

Conglobátion քօնկլօպէ՛շըն գ. Գնտաձև հաւաքումն, գնտակ, բոլորակ։

To Conglóbe քօնկլօ՛պ ը, ն. Գնտաձև հաւաքել, գնտակել, բոլորակել։

To Conglómerate քօնկլօ՛մէրէյթ ը, ն. Կլծկել, ձուլել, խմբել։

Conglómerate, ած. Կծկեալ, կծիկ լեալ. խմբեալ, հաւաքեալ, ձուլեալ։

Conglomerátion քօնկլօմէրէ՛շըն գ. Կծիկ, փաթոյթ. ձոյլ, խառնումն, հաւաքումն, միաւորութիւն։

To Conglútinate քօնկլիու՛թինէյթ ը, ն. Մածուցանել, կցել, յօդել, միաւորել, ստանձել։ [դիլ, կցիլ։

To Conglútinate, ը, չ. Մածանիլ, յօ-

Conglutinátion քօնկլիուդինէ՛յշըն գ. Մածուած, յօդ, կցուած, սոսնձումն:

Conglútinative քօնկլիու՛դինէդիվ ած. Մածուցիչ, սոսնձիչ, միաւորիչ:

Conglutinátor քօնկլիուդինէ՛դըր գ. Մածուցիչ, միաւորիչ:

Congrátulant քօնկրէ՛չիուլէնդ ած. Խնդակից, ուրախակից:

To Congrátulate քօնկրէ՛չիուլէյդ բ, ն. Խնդակից լինել, ուրախ լինել կամ խնդալ ընդ:

To Congrátulate, բ, չ. Երթալ յողջոյն կամ 'ի շնորհաւորութիւն, խնդակից լինել, խնդալ ընդ:

Congratulátion քօնկրէչիուլէ՛յշըն գ. Խնդակցութիւն, շնորհաւորութիւն:

Congrátulatory քօնկրէ՛չիուլէդըրի ած. Խնդակցութեան, ուրախակցութեան:

To Congrée քօնկրի՛ բ, չ. Միաբանիլ, միաբան կամ համախոհ լինել: [միմեանց:

To Congréet քօնկրի՛դ բ, չ. Ողջոյն տալ

Cóngregate քօ՛նկրիկէյդ ած. Հաւաքեալ, ժողովեալ, միացեալ, խիտ, հոծ:

To Cóngregate, բ, ն. Համահաւաքել, հաւաքել, ժողովել:

To Cóngregate, բ, չ. Հաւաքիլ, ժողովիլ 'ի միասին, միաբանիլ:

Congregátion քօնկրիկէ՛յշըն գ. Հաւաքումն, ժողով, միաբանութիւն:

Congregátional քօնկրիկէ՛յշընըլ ած. Ժողովական, առանձին ժողովոյ կամ միաբանութեան:

Cóngress քօ՛նկրէս գ. Բաղխումն ընդ միմեանս, պատահումն միմեանց. ժողով կամ խորհրդակցութիւն իշխանաց այլեայլ ազգաց:

Congréssive քօնկրէ՛սիվ ած. Զուգաւորութեան կամ խառնակութեան:

To Congrúe քօնկրի՛ու բ, չ. Յարմարիլ, պատշաճիլ, 'ի դէպ գալ:

Cóngruence քօ՛նկրիուէնս գ. Յարմարութիւն, պատշաճութիւն:

Cóngruent քօ՛նկրիուէնդ ած. Յարմար, պատշաճ, վայելուչ, սեպհական:

Congrúity քօնկրի՛ուիդի գ. Յարմարութի, պատշաճութիւն, վայելչութիւն. հանդիտութիւն, իրաւունք. պատկանումն կամ հաւասարութիւն (ըստ երկրաչափից):

Cóngrument քօ՛նկրիումէնդ գ. Պատշաճութիւն, յարմարութիւն:

Cóngruous քօ՛նկրիուըս ած. Պատշաճ, պատեհ, յարմար, վայելուչ, համեմատ. իրաւացի, արդարացի:

Cóngruously քօ՛նկրիուըսլի մ. Պատշաճապէս, ըստ պատշաճի, յարմարապէս, օրինօք, 'ի դէպ, 'ի ձախ:

Cónical կամ Cónic քօ՛նիքըլ, քօ՛նիք ած. Կոնեան, կոնաձև:

Cónically քօ՛նիքըլլի մ. Իբրև զկոն, կոնապէս, կոնաձև:

Cónicalness քօ՛նիքըլնէս գ. Կոնաձևութիւն:

Cónic section քօ՛նիք սէքշըն գ. Կոնեան հատուած:

Cónic sections կամ Cónics քօ՛նիք սէքշընզ, քօ՛նիքս գ. Ըստ երկրաչափից ձևռ զկոնեան հատուածոց:

To Conjéct քօնճէ՛քդ բ, չ. Ի կարծ դաւել, համարել, վարկադրել, գուշակել:

Conjéctor քօնճէ՛քդըր գ. Որ 'ի կարծ դաւէ կամ գուշակէ, կարծիչ:

Conjécturable քօնճէ՛քչիուրէպըլ ած. Զոր մարթ է գուշակել կամ կարծել. կշռադատական, հիմնեալ 'ի կարծիս:

Conjéctural քօնճէ՛քչիուրըլ ած. Կարծողական, հիմնեալ 'ի կարծիս:

Conjecturálity քօնճէքչիուրէ՛լիդի գ. Կարծողութիւն, գուշակութիւն:

Conjécturally քօնճէ՛քչիուրըլլի մ. Կարծեօք, 'ի կարծ, կշռադատութեամբ:

Conjécture քօնճէ՛քչիուր գ. Վարկածք, կարծիք, միտք, ենթադատութիւն, գուշակութիւն:

To Conjécture, բ, ն. Ի կարծ դատել, կարծել, վարկանել, գուշակել:

Conjécturer քօնճէ՛քչիուրըր գ. Որ 'ի կարծ դատէ կամ գուշակէ, որ վարկանի կամ 'ի կարծիս լինի:

Coníferous քօնի՛ֆիրըս ած. Կոնաբեր (ծառ կամ բոյս):

To Conjóbble քօնճօ՛պըլ բ, ն. Բաղդատել, քննել, ստուգել:

To Conjóin քօնճօ՛յն բ, ն. Յարել, միաւորել, յօդել. կցորդել, մածուցանել, կցել. զուգել, ընկերել, ամուսնացուցանել:

To Conjóin, բ, չ. Յարիլ, միանալ, միաբանիլ, յօդիլ:

Conjóint քօնճօ՛յնդ ած. Կից, յարակից, յօդեալ, միաւորեալ, զոյգ:

Conjóintly քօնճօ՛յնդլի մ. Կից ընդ, զոյգ ընդ, 'ի միասին:

Cónjugal քօ՛նճիուկէլ ած. Ամուսնական, ամուսնութեան:

Cónjugally քօ՛նճիուկէլլի մ. Ամուսնութեամբ, ըստ օրինի ամուսնութեան:

Cónjugate քօ՛նճիուկէյդ ած. Լծորդ կամ լծակից:

To Cónjugate, բ, ն. Լծակցել, զուգակցել, յօդել. լծորդել (զբայս):

Conjugátion քօնճիուկէ՛յշըն գ. Զոյգք. լծակցութիւն, կցորդութիւն, միաւորութիւն, կապակցութիւն. լծորդութի կամ

խոնարհումն (բայից)․ ժողով, միաբանութիւն, հաւաքումն։

Conjúnct քօնճընքթ ած․ Կից, միացեալ, զոյգ, զուգընթաց։

Conjúnction քօնճընքշըն գ․ Լծորդութի՛ւն, կցորդութիւն, միաւորութիւն, զօդ, միաբանութիւն, դաշնակցութիւն․ ուղեկցութիւն կամ զուգընթացութիւն (մոլորակաց)․ շաղկապ (մի յութից մասանց բանի)։

Conjúnctive քօնճընքթիվ ած․ Կից, յօդեալ, միաւորեալ․ ստորադասական (եղանակ բայից)։

Conjúnctively քօնճընքթիվլի մ․ Զոյգընդ, 'ի միասին, միանգամայն։

Conjúnctiveness քօնճընքթիվնէս գ․ Միաւորութիւն, յօդաւորութիւն։

Conjúnctly քօնճընքթլի մ․ Կից ընդ, 'ի միասին, խառն ընդ, միանգամայն։

Conjúncture քօնճընքչիուր գ․ Զուգակցութիւն կամ զուգորդութիւն պարագայից, վիճակ, դէպք, պատեհ, առիթ․ կապակցութիւն, զուգակցութիւն, միաւորութիւն․ զուգորդութիւն, միաբանութի՛ւն։

Conjurátion քօնճիուրէշըն գ․ Երդմնեցուցչութիւն, երդմնեցուցումն․ դիւթութիւն, թովչութիւն, կախարդութիւն, հըմայք․ դաւակցութիւն, միաբանութիւն ապստամբեաց, դաւ, դաւադրութիւն։

To Conjúre քօնճիուր բ, ն․ Երդմնեցուցանել․ թախանձել, պաղատել, ժտել․ երդմնակից կամ դաւակից լինել, միաբանիլ յապստամբութիւն․ դիւթել, հմայել, կախարդել։ [յել, թովել։

To Cónjure քընճըր բ, չ․ Դիւթել, հմա-

Cónjurer քընճըրըր գ․ Դիւթ, թովիչ, կախարդ․ խորամանգ, ճարտար, խաբեբայ։

Conjúrement քօնճիուրմէնթ գ․ Երդումն, թախանձանք, աղերս, ժտութիւն։

Connáscence քօննէսէնս գ․ Համածնութիւն․ կրկին կամ 'ի միասին ծնունդ, երկուորեակ․ աճումն 'ի միասին։

Connáte քօննէյթ ած․ Համածին, ընկակից, 'ի միասին ծնեալ կամ ծագեալ։

Connátural քօննէչիուրէլ ած․ Համաբնական, բնական, ընդաբոյս․ համաբուն, համանման։

Connaturálity քօննէչիուրէլիթի գ․ Համաբնութիւն, համանմանութիւն, համանման բնաւորութիւն։

Connáturally քօննէչիուրէլլի մ․ Բնաւորապէս, բնապէս։

Connáturalness քօննէչիուրէլնէս գ․ Համաբնութիւն, համանման բնաւորութիւն։

To Connéct քօննէքթ բ, ն․ Կապակցել, շարակցել, շարայարել, կցել․ յարմարել, յօդել, շարամանել։

To Connéct, բ, չ․ Կապակցիլ, յարիլ, յօդիլ, միանալ։

Connéctively քօննէքթիվլի մ․ Ի միասին, համդերձ, միանգամայն, միահաղոյն։

To Connéx քօննէքս բ, ն․ Կապել, կապակցել, յօդել, միաւորել, կցել։

Connéxion քօննէքշըն գ․ Կապակցութի՛ւն, յօդ, յարմարութիւն, յարակցութիւն։

Connéxive քօննէքսիվ ած․ Յօդիչ, շաղկապիչ։

Connictátion քօննիքթէշըն գ․ Կափուցումն աչաց, անտեսութիւն։

Connívance քօննայվէնս գ․ Անտեսութի՛ւն, զանցառութիւն, թոյլտուութիւն, հաւանութիւն։

To Connívе քօննայվ բ, չ․ Անտես կամ անփոյթ առնել, թոյլ տալ, հաւանիլ, 'ի չտես լինել։

Connoisséur քօննէսէյր գ․ Գիտակ, քըննիչ, դատաւոր։

To Cónnotate քօննօթէյթ բ, ն․ Փաղանչանել, ծանուցանել միանգամայն։

Connotátion քօննօթէշըն գ․ Փաղանչանութիւն, ցոյց, ակնարկութիւն։

To Connóte քօննօթ բ, ն․ Փաղանչանել, ծանուցանել և ևս, ցուցանել միանգամայն։

Connúbial քօննիուպիէլ ած․ Ամուսնական, ամուսնութեան, պսակի։

Cónoid քօնօյտ գ․ Կոնաձև (մարմին երկրաչափական)։

Conoídical քօնօյտիքէլ ած․ Կոնաձև։

To Conquássate քօնքուէսէյթ բ, ն․ Ցընցել, շարժել, սասանել։

Conquassátion քօնքուէսէշըն գ․ Ցնցումն, շարժումն, սասանութիւն։

To Cónquer քօնքըր կամ քօնքուըր բ, ն․ Յաղթանակել, առնուլ զինուք, նուաճել, տիրապետել, գրաւել, աշխարհակալել․ յաղթահարել, նուաճել, հնազանդեցուցանել։

To Cónquer, բ, չ․ Յաղթել, յաղթական լինել։

Cónquerable քօնքըրէպլ ած․ Որում հընար է յաղթել, որ դիւրաւ յաղթի։

Cónqueror քօնքըրըր գ․ Յաղթող, յաղթական, աշխարհակալ, աշխարհասաստ։

Cónquest քօնքուէսթ գ․ Առացումն, նըւաճումն, գրաւումն, յաղթանակութիւն, տիրապետութիւն․ աշխարհակալութիւն․ յաղթութիւն, յաղթանակ։

Consanguíneous քօնսէնկուինիըս ած․ Համարիւն, արենակից, հարազատ, տոհմային։

Consanguínity քօնսէնկուինիթի գ․ Արենակցութիւն, տոհմային հարազատութիւն, ազգակցութիւն, ազգականութիւն, ընտանութիւն։

Consarcinátion քօնսարսինէյշըն գ. Կարկատումն, առայօղութիւն:

Cónscience քօնշէնս գ. Գիտակցութիւն մտաց, խիղճ մտաց. ուղիղ դատումն մըտաց, արդարութիւն, ճշմարտութիւն. երկիւղածութիւն, խիղճ. խորհուրդ, միտք, սիրտ:

Consciéntious քօնշիէնշըս ած. Երկիւղած, խղճկոտ:

Consciéntiously քօնշիէնշըսլի մ. Երկիւղածութեամբ, խղճիւ մտաց:

Consciéntiousness քօնշիէնշըսնէս գ. Երկիւղածութիւն, խիղճ մտաց:

Cónscionable քօնշընէպլ ած. Իրաւացի, ուղիղ, արդար, ըստ խղճի մտաց:

Cónscionableness քօնշընէպլնէս գ. Իրաւունք, արդարութիւն, ուղղութիւն, երկիւղածութիւն:

Cónscionably քօնշընէպլի մ. Երկիւղածութեամբ, իրաւամբք, ուղղութեամբ, արդարութեամբ, ըստ խղճի մտաց:

Cónscious քօնշըս ած. Գիտակ, խորհրդածու. իրազէկ, իրադէկ, հմուտ, տեղեակ. խորհրդակից, կցորդ, համախոհ, կամակից. վկայ:

Cónsciously քօնշըսլի մ. Գիտութեամբ, ներքին ծանօթութեամբ:

Cónsciousness քօնշըսնէս գ. Ներքին ծանօթութիւն. գիտակցութիւն, խիղճ մտաց, դատումն մտաց:

Cónscript քօնսքրիփթ ած. Արձանագրեալ ('ի ցուցակի անուանց ծերակուտին հռովմայեցւոց. զի սենեկիտոսք կոչէին առ նոսա *Patres conscripti*, Հսթրզ քընսքրիփթայ):

Conscríption քօնսքրիփշըն գ. Արձանագրութիւն, ցուցակ:

Cónsecrate քօնսիքրէյթ ած. Սուրբ, սըրբութեան, օրհնեալ, սրբեալ, նուիրեալ, ձօնեալ, ընծայեալ, նուիրական:

To Cónsecrate, բ, ն. Սրբել, սուրբ առնել, օրհնել, ընծայել 'ի պաշտօն Աստուծոյ, մատուցանել Աստուծոյ, նուիրագործել. նուիրել, ընծայել, ձօնել. դասակարգել ընդ սուրբս:

Cónsecrator քօնսիքրէթըր գ. Օրհնիչ, նուիրագործ, սպասաւոր խորհրդոյն, մատուցող:

Consecrátion քօնսիքրէյշըն գ. Օրհնութիւն, օծումն, ձեռնադրութիւն. նուէր, նուիրագործութիւն. դասակարգութիւն 'ի թիւս սրբոց:

Cónsectary քօնսէքթէրի ած. Հետեւորդ, հետադայ, որ զհետ գայ:

Cónsectary, գ. Հետեւութիւն, հետեւանք:

Consecútion քօնսիքիուշըն գ. Հետեւութիւն, հետեւորդ. յաջորդութիւն. յառաջխաղացումն, յառաջատուութիւն (ըստ աստեղաբաշխից):

Consécutive քօնսէքիութիվ ած. Յաջորդական, զկնի միմեանց, կարգաւ, անընդհատ. հետեւորդ:

To Conséminate քօնսէմինէյթ բ, ն. Ցանել 'ի միասին:

Consénsion քօնսէնշըն գ. Հաւանութիւն, միաբանութիւն, համակցութիւն:

Consént քօնսէնթ գ. Հաւանութիւն, հաճութիւն. միաբանութիւն, համակցութիւն. դաշնակցութիւն, հաղորդութիւն, յարաբերութիւն. գործակցութիւն, ընկերութիւն:

To Consént, բ, չ. Հաւանիլ, հաճիլ, կամակից լինել, միաբանիլ, յանձն առնուլ, ընդունել, զիջանել, անսալ:

Consentáneous քօնսէնթէնիըս ած. Համաձայն, պատշաճ, համեմատ, միաբան, զուգակից:

Consentáneously քօնսէնթէնիըսլի մ. Համաձայն, միաբան, 'ի դէպ, ըստ պատշաճի:

Consentáneousness քօնսէնթէնիըսնէս գ. Համաձայնութիւն, համակցութիւն, յարմարութիւն, միաբանութիւն:

Conséntient քօնսէնշիէնթ ած. Համամիտ, համակամ, համաշունչ, միաբան, միահաւան:

Cónsequence քօնսիքուէնս գ. Հետեւութիւն, հետեւողութիւն. ելք, վախճան, կատարած. հետեւորդ առաջարկութեանց 'ի հաւաքաբանութեան. կապակցութիւն, ընթացակցութիւն, կարգ. կարեւորութիւն, ազդեցութիւն. հարկ, պահանջումն. մեծութիւն, կարեւորութիւն, պիտանութիւն:

Cónsequent քօնսիքուէնթ ած. Հետեւորդ, հետեւակ, ծագեալ:

Cónsequent, գ. Հետեւութիւն, հետեւողութիւն, հետեւանք:

Consequéntial քօնսիքուէնշըլ ած. Հետեւորդ, հետեւական. որ յինքնին զհետ գայ, ապացուցական:

Consequéntially քօնսիքուէնշըլլի մ. Դեղեցիկ հետեւողութեամբ կամ կապակցութեամբ, յարմարապէս. հետեւապէս, ըստ կարգի, ըստ բերման. կարգաւ, յաջորդաբար, մի զկնի միոյ:

Consequéntialness քօնսիքուէնշըլնէս գ. Գեղեցիկ հետեւողութիւն կամ կարգ:

Cónsequently քօնսիքուէնթլի մ. Հետեւապէս, հարկաւ, 'ի հարկէ, ապա ուրեմն, վասն որոյ:

Cónsequentness քօնսիքուէնթնէս գ. Հետեւողութիւն, հետեւութիւն, յարմարութիւն, կապակցութիւն, կարգ:

Consérvable քօնսըրվէպլ ած. Պահելի, պահպանելի, տեւողական:

Consérvancy քօնսէրվէնսի գ. Ատեան ինչ կարգեալ 'ի Լոնտոն 'ի պահպանութի ձկանց:

Conservátion քօնսէրվէշըն գ. Պահպանութիւն, խնամ, խնամակալութի, պաշտպանութիւն. տեւողութիւն:

Consérvative քօնսէրվէթիվ ած. Պահպանողական, պահպանական:

Conservátor քօնսէրվէթըր գ. Պահպանիչ, պահապան, խնամակալու, որ պահէ կամ պահպանէ:

Consérvatory քօնսէրվէթըրի ած. Պահպանիչ, պահպանողական:

Consérvatory, գ. Պահարան, պահպանարան, համբարանոց, շտեմարան:

Consérve քօնսէրվ գ. Քաղցրաւենի. պահարան, շտեմարան, ընդունարան:

To Consérve, բ, ն. Պահել, պահպանել, պաշտպանել, հոգալ. յօրինել շաքարախառն, յօրինել քաղցրաւենիս:

Consérver քօնսէրվըր գ. Որ պահէ կամ զգուշանայ, որ համբարէ, պահպանիչ, պահապան. յօրինող քաղցրաւենեաց:

Consésion քօնսէշըն գ. Գումար, ժողով, համախմբութիւն:

Consésor քօնսէսսըր գ. Խմբակից, դասակից, բարձակից, բազմական:

To Consíder քօնսիտըր բ, ն. Խորհել, խոկալ, զմտաւ ածել. քննել, դիտել, հայել, զգուշանալ, կշռել, ուշ ունել, խելամուտ լինել. ջանալ, փութալ, դուն գործել. ակն ածել, յարգել, մեծարել, պատուել. հատուցանել զփոխարէնն, վարձահատոյց լինել, երախտապարտ դտանիլ: Consider, աղէ, տես, հայեաց յանձն քո:

To Consíder, բ, չ. Բաջ խորհիլ, 'ի միտ առնուլ, խելամուտ լինել. խորհել, հաստատել 'ի միտս. զմտաւ ածել, վարանիլ 'ի միտս, տարակուսիլ:

Consíderable քօնսիտըրէպլ ած. Արժանի ակնածութեան, զգուշալի. մեծարու, յարգոյ, նշանաւոր, երեւելի. մեծ, կարի. կարեւոր, պիտանի. ոչ սակաւ, ոչ դուզնաքեայ:

Consíderableness քօնսիտըրէպլնէս գ. Մեծութիւն, կարեւորութիւն, պիտանութի, յարգ, արժանիք:

Consíderably. քօնսիտըրէպլի մ. Բազմօք, յաւէտ իմն, կարի իմն. մեծապէս, յոյժ, կարի, բազում:

Consíderance քօնսիտըրէնս գ. Խորհուրդ, քննութիւն, մտածութիւն, կշռութիւն:

Consíderate քօնսիտըրէյթ ած. Մտադիր, մտախոհ, խելամուտ, խոհական, զգուշաւոր. ակնածու. չափաւոր:

Consíderately քօնսիտըրէյթլի մ. Ուշի ուշով, խորհրդով, կշռութեամբ, ընտրութեամբ, խոհեմութեամբ, իմաստութբ, զգուշեաւ:

Consíderateness քօնսիտըրէյթնէս գ. Խոհեմութիւն, իմաստութիւն, կշռութիւն, ընտրութիւն:

Considerátion քօնսիտըրէյշըն գ. Խոկումն, մտածութիւն, խորհուրդ. խորհրդածութիւն, քննութիւն, ուշադրութիւն. խելամտութիւն, խոհեմութիւն, իմաստութիւն. մեծութիւն, կարեւորութիւն, պիտանութիւն. յարգ, վարկ, ակնածութի. փոխարէն, հատուցումն, վարձ. առիթ, պատճառ, տեսութիւն, աղագ. զգուշութիւն, զգուշաւորութիւն:

Consíderer քօնսիտըրըր գ. Մտածող, մտախոհ, որ խորհի:

To Consígn քօնսայն բ, ն. Տալ, աւանդել, ընծայել, մատուցանել. 'ի կիր արկանել, վայելել, սեպհականել. յանձնել, յանձն առնել, տալ 'ի պահեստ, հաւատալ:

To Consígn, բ, չ. Անձնատուր լինել. զիջանիլ, հաւանիլ, յանձն առնուլ:

Consignátion քօնսիկնէշըն գ. Տուչութիւն, աւանդութիւն, պահեստ:

Consígnment քօնսայնմէնթ գ. Տուչութի, յանձնարարութիւն, աւանդ:

Consímilar քօնսիմիլըր ած. Համանման, համաքատակ, նմանատիպ:

To Consíst քօնսիսթ բ, չ. Կալ, մնալ, հաստատիլ, հիմնիլ, տեւել. բաղկանալ. կալ 'ի միասին. միաբանիլ, ոչ հակառակիլ:

Consístence կամ Consístency քօնսիսթէնս, քօնսիսթէնսի գ. Վիճակ, աստիճան, չափ. հաստատութիւն, ամրութիւն, պնդութիւն, սերտութիւն, տեւողութիւն, միաբանութիւն, պատշաճութիւն, յարմարութի. հանդիստ, դադարումն, կայք:

Consístent քօնսիսթէնթ ած. Միանական, 'ի միասին, համանգամայն. միաբան, համաձայն, անհակառակ, յարմար, պատշաճ. հաստատուն, պինդ, անլուծական:

Consístently քօնսիսթէնթլի մ. Միաբան, համաձայն, առանց ինչ հակառակութեան կամ անտեղութեան, ըստ:

Consistórial քօնսիսթօրիէլ ած. Ժողովական, ժողովոց եկեղեցականաց:

Cónsistory քօնսիսթըրի գ. Խորհրդարան, ատեան կամ ժողով եկեղեցական. ժողով կարդինալաց. ժողով, գումար. ատեան, խորհուրդ, խորհրդարան:

Consóciate քօնսօշիէյթ գ. Ընկեր, հաղորդ, խորհրդակից, դաւակից:

To Consóciate, բ, ն. Ընկերել, միաբանել. միաւորել, յօդել:

To Consóciate, բ, չ. Միաբանիլ, միանալ, յօդիլ, յարիլ:

Consociátion քօնսօշիէ՛յշըն գ. Ընկերակցութիւն, դաշնակցութիւն. միաբանութիւն, ընկերութիւն, միութիւն:

Consólable քօնսօ՛լէպըլ ած. Մխիթարելի, սփոփելի, ընդունակ քաջալերութեան:

To Cónsolate քօ՛նսօլէյթ բ, ն. Մխիթարել, սփոփել, քաջալերել:

Consolátion քօնսօլէ՛յշըն գ. Մխիթարութիւն, սփոփումն, քաջալերութիւն, արգահատութիւն:

Consolátor քօնսօլէ՛յթըր գ. Մխիթարիչ, սփոփիչ, մխիթար, քաջալերիչ:

Consólatory քօնսօ՛լէթըրի գ. Բան կամ գիր մխիթարութեան կամ քաջալերութե՛:

Consólatory, ած. Մխիթարական, քաջալերական, մխիթար:

Consóle քօնսօ՛լ գ. Նեցուկ կամ յենարան:

To Consóle, բ, ն. Մխիթարել, սփոփել, քաջալերել, արգահատել:

Consóler քօնսօ՛լըր գ. Մխիթարիչ, մխիթար, սփոփիչ, արգահատող:

Consólidant քօնսօ՛լիտէնթ ած. Կցիչ, միաւորիչ, բուժիչ (վիրաց):

To Consólidate քօնսօ՛լիտէյթ բ, ն. Պնդել, պնդացուցանել, կարծրացուցանել, հաստատել, ամրացուցանել. յօդել, միաւորել, կցել:

To Consólidate, բ, չ. Պնդանալ, կարծրանալ, հաստատիլ:

Consolidátion քօնսօլիտէ՛յշըն գ. Պնդութիւն, պնդակազմութիւն, ամրութիւն, կարծրութիւն. կցումն, միաւորութիւն:

Cónsonance կամ Cónsonancy քօ՛նսօնէնս, քօ՛նսօնէնսի գ. Համաձայնութիւն, ներդաշնակութիւն, միաբանութիւն ձայնից. միաբանութիւն, յարմարութիւն, համեմատութիւն. ընկերութիւն, ձայնակցութիւն:

Cónsonant քօ՛նսօնէնթ ած. Համաձայն, ձայնակից, միաբան, համեմատ, հաւասար, համաշունչ, զուգաձայն:

Cónsonant, գ. Բաղաձայն (տառ):

Cónsonantly քօ՛նսօնէնթլի մ. Համաձայն, միաբան, միօրինակ, ըստ:

Cónsonantness քօ՛նսօնէնթնէս գ. Համաձայնութիւն, միաձայնութիւն, միաբանութիւն, զուգաձայնութիւն:

Cónsonous քօ՛նսօնըս ած. Համաձայն, միաձայն, ներդաշնակաւոր:

Consopiátion քօնսօփիէ՛յշըն գ. Թմրութիւն կամ թմբրութիւն:

Cónsort քօ՛նսօրթ գ. Կենակից, ամուսին. զուգակից, ընկեր, կցորդ, հաղորդ. ժողով, ատեան, խորհուրդ. միաբանութիւն նուագարանաց, նուագարանք. զուգակցութիւն, ընկերութիւն, միաբանութիւն:

To Consórt քօնսօ՛րթ բ, չ. Յարիլ ընդ, միաբանիլ, ընկերակցիլ, միանալ:

To Consórt, բ, ն. Զուգել, զուգակցել, միաւորել, ամուսնացուցանել. ընկեր լինել, ընկերակցիլ:

Consórtable քօնսօ՛րթէպըլ ած. Զուգակից, համեմատ, միաբան:

Consórtion քօնսօ՛րշըն գ. Ընկերութիւն, միաբանութիւն, կցորդութիւն:

Conspéctable քօնսփէ՛քթէպըլ ած. Տեսանելի, զոր մարթ է դիւրաւ դիտել:

Conspectúity քօնսփէքթիւ՛իթի գ. Տեսութիւն, տեսողութիւն, տեսանելիք:

Conspérsion քօնսփէ՛րշըն գ. Սրսկումն, սփռումն:

Conspicúity քօնսփիքիւ՛իթի գ. Պայծառութիւն, լուսափայլութիւն, պայծառ կամ լուսափայլ տեսիլ:

Conspícuous քօնսփի՛քիուըս ած. Երեւելի, ակներեւ, տեսանելի. պանծալի, գերազանց, պատուական, անուանի:

Conspícuously քօնսփի՛քիուըսլի մ. Ակներեւ, յայտնապէս, դէմ յանդիման. պերճաբար, պանծանօք, գերազանց փառօք:

Conspícuousness քօնսփի՛քիուըսնէս գ. Երեւելութիւն, տեսանելութիւն. հռչակ, համբաւ, պարծանք, գերազանցութիւն:

Conspíracy քօնսփի՛րէսի գ. Միաբանութիւն, դաշնակցութիւն, դաւակցութիւն. միաւորութիւն, լծորդութի՛, զուգակցութի՛:

Conspírant քօնսփա՛յրէնթ ած. Համաշունչ, միաբան, դաշնակից, դաւակից, երդմնակից:

Conspirátion քօնսփիրէ՛յշըն գ. Միաբանութիւն, միաբան հաւանութիւն, դաշնակցութիւն, խորհուրդ ապստամբութեան 'ի միասին:

Conspírator քօնսփի՛րէթըր գ. Միաբանեալ յապստամբութիւն, երդմնակից, դաշնակից, դաւակից:

To Conspíre քօնսփա՛յր բ, չ. Համաշունչ լինել, միաբանիլ յապստամբութիւն, 'ի ծածուկ դաշնակցիլ, ուխտ դնել. միաբանիլ, ձեռնտու լինել 'ի միասին, լծորդիլ:

Conspírer քօնսփա՛յրըր գ. Միաբանեալ յապստամբութիւն, դաշնակից, երդմնակից, դաւակից:

Conspíring powers քօնսփա՛յրինկ փաուըրզ գ. Լծորդ կամ զուգորդ կարողութիւնք (ըստ մեքենաբանից):

Conspurcátion քօնսփիւրքէ՛յշըն գ. Աղտեղութիւն, պղծութիւն:

Cónstable քը՛նսթէպըլ գ. Գունդընտապլ, տրիբուն, կառավար, պահնակ: To overrun the Constable, առաւել քան զարժանն պերճանալ:

Cónstableship քը՛նսթէպըլշիփ գ. Գունդըն-

տապլութիւն, պաշտօն գունդըստապլի:

Cónstancy քօ՛նսթընսի գ. Հաստատութիւն, անփոփոխութիւն, պնդութիւն, քաջութիւն. երկայնմտութիւն. տևողականութիւն. հաւաստութիւն, ստուգութիւն, ճշմարտութիւն:

Cónstant քօ՛նսթընթ ած. Կայուն, հաստատուն, անշարժ, պինդ. քաջ, արի, անվկանդ, անդրդուելի. մշտատև, տևողական, անփոփոխ, յարակայ. անշուշտ, հաւատի, հաւատարիմ, ճշմարիտ:

Cónstantly քօ՛նսթընթլի մ. Հաստատուն, անփոփոխ, անշարժ, միշտ:

To Constéllate քօնսթէ՛լլէյթ բ, չ. Լուսափայլել կամ շողշողել 'ի միասին, համածագել:

To Constéllate, բ, ն. Համածագել, պայծառացուցանել կամ փայլեցուցանել 'ի միասին:

Constellátion քօնսթէլլէ՛յշըն գ. Համաստեղութիւն, աստեղատուն, բազմաստեղք. լուսափայլութիւն միանգամայն, համածագումն:

Consternátion քօնսթէրնէ՛յշըն գ. Արհաւիրք, պակուցումն, երկիւղ, սրտաթափումն, ապշութիւն, հիացումն:

To Cónstipate քօ՛նսթիփէյթ բ, ն. Սերտել, խտացուցանել. փակել, խնուլ զանցս. պնդել կամ պնդացուցանել (զորովայնն):

Constipátion քօնսթիփէ՛յշըն գ. Սերտութիւն, խտութիւն, հոծութիւն. խցումն, խցանք. պնդութիւն (որովայնի):

Constítuent քօնսթի՛թիուէնթ ած. Կացուցիչ, բաղկացուցիչ:

Constítuent, գ. Կացուցիչ, բաղկացուցիչ. կարգիչ, հաստատիչ. էութիւն:

To Cónstitute քօ՛նսթիթիութ բ, ն. Կացուցանել, բաղկացուցանել, առնել, գոյացուցանել. հաստատել, դնել, կարգել, սահմանել, հրաման տալ. շինել, կառուցանել, հիմնել:

Cónstituter քօ՛նսթիթիութըր գ. Հաստատիչ, կարգիչ:

Constitútion քօնսթիթի՛ուշըն գ. Հաստատութիւն, սահման, սահմանադրութիւն, կարգ, օրէնք. ստեղծումն, արարչութիւն, կազմութիւն, բաղկացութիւն, յօրինուած. խառնուած մարմնոյ, բնութիւն, բոյս բարուց:

Constitútional քօնսթիթի՛ուշընէլ ած. Բնաւորական, ընդաբոյս, 'ի բնէ. օրինաւոր, կարգեալ, սահմանեալ:

Constitútive քօնսթիթի՛ութիվ ած. Բաղկացուցիչ, էական, յառաջբերական, գոյացուցիչ. սահմանիչ, կարգիչ:

To Constráin քօնսթրէ՛յն բ, ն. Բռնադատել, ստիպել, հարկեցուցանել, բռւն առնել. ճնշել, արգելուլ, խափանել. պնդել, կապել. բռնաբարել, լլկել. սեղմել, ամփոփել, պինդ ունել:

Constráinable քօնսթրէ՛յնէպլ ած. Զոր մարթ է ստիպել կամ բռնադատել:

Constráiner քօնսթրէ՛յնըր գ. Բռւն, բռնադատիչ, ստիպող:

Constráint քօնսթրէ՛յնթ գ. Բռւն, բռնութիւն, բռնադատութիւն, ստիպումն, հարկ. ճնշումն, նուաճութիւն. կապանք:

By constraint, բռնի, ակամայ, 'ի հարկէ:

To Constríct քօնսթրի՛քթ բ, ն. Սեղմել, ամփոփել. պրկել, կապել, պնդել, պնդացուցանել. խտացուցանել:

Constríction քօնսթրի՛քշըն գ. Սեղմումն, ամփոփումն, պնդութիւն:

Constríctor քօնսթրի՛քթըր գ. Սեղմիչ, պընդիչ, պնդացուցիչ:

To Constrínge քօնսթրի՛նճ բ, ն. Սեղմել, ճնշել, պնդել, պրկել, կապել, կծկել:

Constríngent քօնսթրի՛նճէնթ ած. Սեղմիչ, պնդիչ, կծկիչ:

To Construct քօնսթրը՛քթ բ, ն. Կազմել, կերտել, շինել, յօրինել, կառուցանել:

Construction քօնսթրը՛քշըն գ. Կազմութիւն, շինուած, կերտուած, կառուցումն. ձև, յօրինուած, կարգ. շարադրութիւն, կազմութիւն բանի. մեկնութիւն, իմաստ, նշանակութիւն. դատումն, խորհուրդ, գաղափար մտաց. գծագրուն ձևոյ:

Constructure քօնսթրը՛քչիուր գ. Կազմութիւն, շինութիւն, յօրինուած, շինուած, կերտուած:

To Cónstrue քօ՛նսթրու բ, ն. Յօրինել, կարգել զբանս, շարադրել. մեկնել, բացատրել, յայտնել զմիտս, պարզաբանել, ցուցանել:

To Cónstuprate քօ՛նսթիուփրէյթ բ, ն. Ապականել, պղծել, լլկել, բռնաբարել:

Constuprátion քօնսթիուփրէ՛յշըն գ. Պղծութիւն, ապականութիւն, բռնաբարումն:

Consubstántial քօնսըպսթէ՛նշէլ ած. Համագոյ, համագոյակից, համագոյական, միատեսական, նոյնագոյ, գոյակից, 'ի նոյն բընութենէ, որ ունի զնոյն բնութիւն:

Consubstantiálity քօնսըպսթէնշիէ՛լիթի գ. Համագոյութիւն, միատեսականութիւն. գոյակցութիւն.

To Consubstántiate քօնսըպսթէ՛նշիէյթ բ, ն. Գոյացակից առնել:

Consubstantiátion քօնսըպսթէնշիէ՛յշըն գ. Գոյացակցութիւն:

Cónsul քօ՛նսըլ գ. Հիւպատոս, բդեաշխ:

Cónsular քօ՛նշիուլէր ած. Հիւպատոսական, հիւպատոսութեան:

Cónsulate քօ՛նսիուլէյթ գ. Հիւպատոսութիւն, բդեշխութիւն:

Cónsulship քօ՛նսըլշիփ գ. Հիւպատոսութիւն, բդեշխութիւն:

Cónsult քօ՛նսըլթ գ. Խորհուրդ, քննութիւն, խորհրդակցութիւն. վճիռ. ժողով, խորհրդարան:

To Consúlt քօնսը՛լթ բ, չ. Խորհուրդ 'ի մէջ առնուլ, քննել, խորհրդակցիլ:

To Consúlt, բ, ն. Խորհուրդ հարցանել, հարցանել. քննել, հետազօտել. զգուշանալ, պատկառ կալ, փոյթ ունել, հոգալ. խորհուրդ մատուցանել:

Consultátion քօնսըլթէ՛յշըն գ. Խորհուրդ, խորհրդակցութիւն. ժողով խորհրդականաց, խորհուրդ:

Consúlter քօնսը՛լթըր գ. Հարցանող, որ խորհուրդ հարցանէ, խորհրդակից:

Consúmable քօնսիու՛մէպըլ ած. Ծախելի, վատնելի, մաշելի:

To Consúme քօնսիու՛մ բ, ն. Ծախել, վատնել, ուտել, մաշել, սպառել, նուազել, ցրել:

To Consúme, բ, չ. Ծախիլ, մաշիլ, սպառիլ, հալիլ, ծիւրիլ:

Consúmer քօնսիու՛մըր գ. Ծախիչ, վատնիչ, ցրիչ:

Consúmmate քօնսը՛մմէյթ ած. Կատարեալ, աւարտեալ, բովանդակեալ, անպակաս, լի:

To Consúmmate, բ, ն. Կատարել, բովանդակել, լնուլ, աւարտել, վախճանել:

Consummátion քօնսըմմէ՛յշըն գ. Կատարումն, լրումն, աւարտ, վախճան, կատարած, վերջ. վախճան կենաց, մահ:

Consúmption քօնսը՛մշըն գ. Ծախք, սպառումն, վատնումն, ցրումն. ծիւրումն, մաշումն, հալումն. ծիւրական ախտ, լերդացաւութիւն:

Consúmptive քօնսը՛մթիվ ած. Ծախիչ, վատնիչ, սպառիչ, եղծիչ. ծիւրական, ծիւրեալ, անկեալ յախտ ծիւրական, լերդացաւ:

Consúmptiveness քօնսը՛մթիվնէս գ. Ծիւրականութիւն:

Consútile քօնսիու՛թիլ ած. Կարեալ 'ի միասին:

To Contábulate քօնթէ՛պիուլէյթ բ, ն. Տախտակամած առնել:

Contabulátion քօնթէպիուլէ՛յշըն գ. Տախտակամած յօրինուած:

Cóntact քօ՛նթէքթ գ. Շօշափումն, հպաւորութիւն, մածուած, միաւորութիւն:

Contáction քօնթէ՛քշըն գ. Շօշափումն, հպաւորութիւն:

Contágion քօնթէ՛յճըն գ. Փոխադրութիւն կամ վարակումն ախտի, ապականութիւն. ախտ փոխադրական կամ տարափոխիկ, ժանտախտ, ժանտամահ, թոյն:

Contágious քօնթէ՛յճըս ած. Փոխադրական, տարափոխիկ, ժանտ, ապականարար, վնասակար, թունաւոր:

Contágiousness քօնթէ՛յճըսնէս գ. Փոխադրականութիւն, ժանտութիւն:

To Contáin քօնթէ՛յն բ, ն. Ունել, տանել, պարունակել. բովանդակել, պարփակել, ունել յինքն, կրել յինքեան. զուսպ ունել, սանձել, նուաճել, զսպել:

To Contáin, բ, չ. Փոյթ ունել, ժուժկալել, իշխել անձին, նուաճել կամ սանձել զկիրս:

Contáinable քօնթէ՛յնէպըլ ած. Պարունակելի, ամփոփելի:

Contáminate քօնթէ՛մինէյթ ած. Պղծեալ, ապականեալ, աղտեղեալ:

To Contáminate բ, ն. Ապականել, պղծել, աղտեղել, շաղախել, արատել, վարակել:

Contaminátion քօնթէմինէ՛յշըն գ. Ապականութիւն, պղծութիւն, աղտեղութիւն:

Contémerated քօնթէ՛մըրէթէտ ած. Պղծեալ, ապականեալ:

To Contémn քօնթէ՛մ բ, ն. Խոտել, արհամարհել, անգոսնել, առ ոչինչ գրել, անտես առնել, անարգել:

Contémner քօնթէ՛մնըր գ. Արհամարհող, այպանող, անգոսնող, ստորնգանող, անարգու:

To Contémper քօնթէ՛մփըր բ, ն. Բարեխառնել, չափաւորել, մեղմել:

Contémperament քօնթէ՛մփըրէմէնթ գ. Բարեխառնութիւն, զուգախառնութիւն, չափակցութիւն:

To Contémperate քօնթէ՛մփըրէյթ բ, ն. Բարեխառնել, մեղմել, չափաւորել:

Contemperátion քօնթէմփըրէ՛յշըն գ. Բարեխառնութիւն, մեղմումն, չափաւորութի. զուգախառնութիւն, չափակցութիւն, համեմատութիւն:

To Contémplate քօնթէ՛մփլէյթ բ, ն և չ. Հայել, նկատել, յառիլ միտք, խոկալ, զմըտաւ ածել:

Contemplátion քօնթէմփլէ՛յշըն գ. Խոկումն, մտածութիւն, նկատումն, տեսութիւն, հայեցուած (մտաց). հայեցողական կամ տեսական կեանք, ներանձնացեալ կեանք, ներանձնութիւն. տեսական գիտութիւն:

Contémplative քօնթէ՛մփլէթիվ ած. Հայեցողական, տեսական. պարապեալ յուսումն, ուսումնասէր. ներանձնացեալ, մըտախոհ:

Contémplatively քօնթէ՛մփլէթիվլի մ. Տեսութեամբ մտաց, հայեցողաբար, նկատելով:

Contemplátor քօնթէմփլէյթըր գ. Հայեցող, նկատող. ուսումնասէր, պարապեալ յուսումն, խոկասէր:

Contémporary քօնթէմփօրէրի ած. Հասակակից. ժամանակակից. նոյնաժամանակ:

Contémporary, գ. Ժամանակակից, հասակակից:

To Contémporise քօնթէմփօրայզ բ, ն. Ժամանակակից անել:

Contémpt քօնթէմփթ գ. Արհամարհութիւն, անարգութիւն, այպանումն, մերժումն, քամահանք. նուաստութիւն, անպիտանութիւն:

Contémptible քօնթէմփթիպըլ ած. Անպիտանելի, անարգ, արհամարհ, խոտան, չնչին. արհամարհոտ:

Contémptibleness քօնթէմփթիպըլնէս գ. Արհամարհութիւն, անարգութիւն, անպիտանութիւն, նուաստութիւն:

Contémptibly քօնթէմփթիպլի մ. Անարգաբար, նուաստաբար, յանդէպս, արժանի քամահանաց:

Contémptuous քօնթէմփչիուըս ած. Արհամարհոտ, անարգող, թշնամանագին, այպանում, նախատական, խիստ:

Contémptuously քօնթէմփչիուըսլի մ. Արհամարհանօք, քամահաբար, նախատանօք, թշնամանօք, այպանումն:

Contémptuousness քօնթէմփչիուըսնէս գ. Արհամարհոտ բարք, ժպրհութիւն, անըզգամութիւն, ստամբակութիւն:

To Conténd քօնթէնտ բ, չ. Հակառակել, վիճել, կագել, կռուել, ընդդէմ կալ, գըրգռել. ջանալ, ձգտիլ, գուն գործել, նկրտիլ, թեկն ածել, զհետ պնդիլ:

To Conténd, բ, ն. Վիճել, հակառակել, խնդրել, պահանջել, յառնել ընդդէմ:

Conténdent քօնթէնտէնթ գ. Հակառակորդ, ոսոխ, ռաւարկու, ախոյեան:

Conténder քօնթէնտըր գ. Հակառակորդ, հակառակամարտ, ոսոխ, ռաւարկու, ախոյեան, ընդդիմամարտ:

Contént քօնթէնթ գ. Հաճութիւն, հաւանութիւն, գոհութիւն, բերկրութիւն, դիւր սրտի. բովանդակութիւն, պարունակեալն. պարունակութիւն, ընդարձակութիւն, մեծութիւն. պարունակեալն ՚ի գրի, զօրութիւն, իմաստ կամ միտք գրոյն:

Contént, ած. Գոհ, շատացեալ. հաճ, հաճեալ, հաւան, հաւանեալ. ուրախ, բերկրեալ:

To Contént, բ, ն. Գոհ առնել, շատացուցանել. հաճել, հաճեցուցանել, հաւանեցուցանել, առնել զկամս կամ զհաճոյս, ուրախ առնել:

Contentátion քօնթէնթէյշըն գ. Հաճութիւն, բերկրութիւն:

Conténted քօնթէնթէտ ած. Գոհ, շատացեալ, հաճ, հաւան:

Conténtion քօնթէնշըն գ. Հակառակութիւն, գրգռութիւն, վէճ, կագ, կռիւ. փոյթ, ջանք, խնդիր, հետամտութիւն. նախանձ, նախանձաւորութիւն, նախանձայուզութիւն, եռանդն:

Conténtious քօնթէնշըս ած. Հակառակասէր, վիճաբան, բանակռիւ, կռուարար, յամառ, ժպիրհ, հեստ:

Conténtious jurisdiction քօնթէնշըս ճիուրիստիքշըն գ. Ատեան խնդրոյ կամ վիճից:

Conténtiously քօնթէնշըսլի մ. Հակառակութեամբ, գժտութեամբ, կռուով, ընդդատոյս:

Conténtiousness քօնթէնշըսնէս գ. Հակառակասիրութիւն, հեստութիւն, կռուարարութիւն, խռովութիւն:

Conténtless քօնթէնթլէս ած. Անգոհ, ոչ շատացեալ, անանդորր:

Conténtment քօնթէնթմէնթ գ. Հաճութիւն, հաւանութիւն, դիւր սրտի, բաւականութիւն. բերկրութիւն:

Contérminous քօնթէրմինըս ած. Սահմանակից, մերձակայ, մօտաւոր, առ նովաւ բնակեալ:

Conterráneous քօնթէրրէյնիըս ած. Համաշխարհիկ, գաւառակից:

Cóntest քօնթէսթ գ. Վէճ, կագ, կռիւ, հակառակութիւն, գրգռութիւն:

To Contést քօնթէսթ բ, ն. Վիճել, հակառակել, խնդիր յարուցանել, բողոքել, դատախազել, վկայել:

To Contést, բ, չ. Վիճել, կագել, կռուիլ, հակառակիլ. նախանձիլ ընդ, ՚ի նախանձ շարժիլ, գրգռիլ, ընդդէմ կերպիլ:

Contéstable քօնթէսթէպըլ ած. Վիճելի, հակառակելի, վիճաբանական:

Contéstableness քօնթէսթէպըլնէս գ. Վիճաբանականութիւն, կարողութիւն լինելոյ հակառակելի:

Contestátion քօնթէսթէյշըն գ. Վէճ, հակառակութիւն, կագ, կռիւ:

Cóntext քօնթէքսթ գ. Հիւսուած, շարամանութիւն, կարգ կամ յարմարութիւն բանի:

Contéxt քօնթէքսթ ած. Հիւսեալ, կապեալ, պինդ, հաստատուն:

To Contéxt, բ, ն. Հիւսել, հինել, յօդել, միաւորել, յարմարել:

Contéxture քօնթէքսչիուր գ. Անկուած, հիւսուած, յօրինուած, ընթացութի, կապակցութիւն, դիրք:

Contignátion քօնթիկնէյշըն գ. Յարկ, դըրակին. հեծանաձգութի, տախտակամած:

Contigúity քօնթիկիուիթի գ. Յարակցու

թիւն, հպաւորութիւն, մերձաւորութի. շարունակութիւն:

Contíguous քօնթիկիւուս ած. Կից, յարակից, յարեալ, մօտ, անանջրպետ:

Contíguously քօնթիկիւուսլի մ. Կից, մօտ, հպաւորագոյնս, անանջրպետ:

Contíguousness քօնթիկիւուսնէս գ. Յարակցութիւն, հպաւորութիւն:

Cóntinence կամ Cóntinency քօնթինէնս, քօնթինէնսի գ. Զգօնումն. ժուժկալութիւն, զգաստութիւն, պարկեշտութիւն. շարունակութիւն, անընդհատութիւն:

Cóntinent քօնթինէնթ ած. Ժուժկալ, ըղձաստ, պարկեշտ. չափաւոր, զսպեալ. կից, յարակից, հպաւոր. հակառակ, ընդդէմ, որ զդէմ ունի կամ արգելու:

Cóntinent, գ. Ցամաք, երկիր, կիսագունտ. պարունակող:

To Contínge քօնթինճ բ, չ. Հպիլ, մերձենալ, շօշափել. դիպիլ. պատահել, դէպ լինել:

Contíngence կամ Contíngency քօնթինճէնս, քօնթինճէնսի գ. Պատահականութիւն, ներընդունակութիւն, պատահումն, դիպուած:

Contíngent քօնթինճէնթ ած. Ներընդունական, պատահական, դիպուածական:

Contíngent, գ. Ներընդունական կամ պատահական ինչ. բաժին իւրաքանչիւրոց, մասն:

Contíngently քօնթինճէնթլի մ. Ներընդունակապէս, պատահաբար, ըստ պատահման, ըստ դիպաց իմն:

Contíngentness քօնթինճէնթնէս գ. Ներընդունակութիւն, պատահականութիւն:

Contínual քօնթինիուէլ ած. Անընդհատ, հանապազորդ, յարաժամ, անդադար, յարատև, մշտնջենաւոր:

Contínually քօնթինիուէլլի մ. Անընդհատ, միշտ, հանապազորդ, անդադար, յարաժամ, անդուլ:

Contínuance քօնթինիուէնս գ. Շարունակութիւն, անընդհատութիւն, հանապազորդութիւն. տօկ, յարակայութիւն. յարատևութի. յաջորդութի. յարակցութի:

Contínuate քօնթինիուէյթ ած. Կից, յարակից. անընդհատ, շարունակ. անանջրպետ, անբաժան:

Contínuately քօնթինիուէյթլի մ. Անընդհատ, անդուլ, հանապազորդ:

Continuátion քօնթինիուէյշըն գ. Շարունակութիւն, անընդհատ յաջորդութիւն:

Contínuative քօնթինիուէթիվ գ. Շարունակական (նախադասութիւն):

Continuátor քօնթինիուէյթըր գ. Շարունակող. յառաջադրող գիր:

To Contínue քօնթինիու բ, չ. Կալ, մնալ, հանապազորդել, տևել, յարամնալ. յարատևել, յարակայիլ:

To Contínue, բ, ն. Վարել, ունել, հանապազորդել, շարունակել, ցանդ 'ի կիր առնուլ. յարել, կցել, զօդել, միայարել:

Contínuedly քօնթինիուէտլի մ. Անընդհատ, անդադար, հանապազորդ:

Contínuer քօնթինիուըր գ. Որ տևէ կամ տոկայ, տևող:

Continúity քօնթինիուիթի գ. Յարակցութիւն, միութիւն, սերտ միաւորութիւն, հիւսուած, շինուած, կազմութիւն (մասանց մարմնոյ):

Contínuous քօնթինիուըս ած. Կից, յարակից, շարունակ, անընդհատ, անանջրպետ:

To Contórt քօնթօրթ բ, ն. Գելուլ, ոլորել, գալարել:

Contórtion քօնթօրշըն գ. Գելումն, ոլորումն, գալարումն, կնճիռն, ծամածռութի:

Contóur քօնթուր գ. Շրջագիծ կամ շըրջապատ ձևոց:

Cóntra. Նախադրութիւն լատին՝ որ 'ի բարդութիւնս բառից նշանակէ ընդդէմ, հակառակ:

Cóntraband քօնթրէպէնտ ած. Արգելեալ յօրինաց, ընդդէմ օրինաց (մուծեալ վաճառք):

To Cóntraband, բ, ն. Մուծանել 'ի քաղաքն զարգելեալ վաճառս, փախուցանել 'ի մաքսից զվաճառս:

Cóntract քօնթրէքթ գ. Դաշն, դաշնադրութիւն, սակարկութիւն. խոստումն ամուսնացելոց, համախօսութիւն, դաշն ամուսնութեան. դաշնագիր, պայմանագիր, յետակար դաշին:

Contráct քօնթրէքթ ած. Խօստացեալ ան, խօսեցեալ զկին:

To Contráct, բ, ն. Ամփոփել, ժողովել, հաւաքել. սեղմել, կծկել, զսպել, խորշոմել, գալարել. դաշն կամ պայման դնել, սակ արկանել. խօսել զկին, խոստանալ ան. ձգել յինքն, առնուլ, ստանալ, ընդունել, ունել, անկանիլ 'ի. հանդիպել, կարճել, 'ի համառօտ բովանդակել:

To Contráct, բ, չ. Ամփոփիլ, կարճիլ, կծկիլ. սակ արկանել, դաշն դնել, դաշնագիր լինել:

Contráctedness քօնթրէքթէտնէս գ. Ամփոփումն, կծկումն:

Contractibílity քօնթրէքթիպիլիթի գ. Ամփոփելութիւն, կծկումն:

Contráctible քօնթրէքթիպըլ ած. Ամփոփելի, կծկելի:

Contráctibleness քօնթրէքթիպըլնէս գ. Ամփոփելութիւն, կծկումն:

Contráctile քօնթրէ́քթիլ ած. Ամփոփելի, կծկելի, գալարուն, որ գալարի:

Contráction քօնթրէ́քշըն գ. Կարճութիւն, սղութիւն, համառօտութիւն. սեղմումն, ամփոփումն, հաւաքումն. կծկումն, գելումն. սղութիւն վանկի (ըստ քերականաց). համառօտագրութիւն կամ պատուագրութիւն:

Contráctor քօնթրէ́քթըր գ. Դաշնագիր, դաշնակից, սակարկու:

To Contradíct քօնթրէտի́քթ բ, ն. Ընդդիմաբանել, դիմախօսել, հակառակաբանել. ընդդէմ կալ, հակառակել, արգելուլ, խափանել, ոչ հաւանիլ:

Contradícter քօնթրէտի́քթըր գ. Հակառակաբան, հակաճառ, ընդդիմախօս. հակառակորդ, ոսոխ, թշնամի:

Contradíction քօնթրէտի́քշըն գ. Հակառակաբանութիւն, ընդդիմաբանութիւն, հակաճառութիւն, վիճաբանութիւն. հակառակութիւն, ընդդիմութիւն, ներհակութիւն, հակառակութիւն. հակասութիւն. դիմադրութիւն:

Contradíctious քօնթրէտի́քշըս ած. Հակասական. ներհական, ընդդէմ, ներհակ. հակառակաբան, ընդդիմաբանական, հակառակասէր:

Contradíctiousness քօնթրէտի́քշըսնէս գ. Հակասութիւն. հակառակաբանութիւն, հակառակասիրութիւն:

Contradíctorily քօնթրէտի́քթըրիլի մ. Հակասաբար, ներհակաբար, ընդհակառակն:

Contradíctory քօնթրէտի́քթըրի ած. Հակասական, ընդդէմ, ներհակ, հակառակ, անհամեղի:

Contradíctory, գ. Հակասական նախադասութիւն, հակասութիւն, ներհակութիւն, անհամեղութիւն:

Contradistínction քօնթրէտիսթի́նքշըն գ. Ընդդիմաբաժանումն, որոշումն 'ի ձեռն ներհական յատկութեանց, որոշումն 'ի ներհականաց անտի:

To Contradistínguish քօնթրէտիսթի́նկուիշ բ, ն. Ընդդիմաբաժանել, որոշել 'ի ներհականաց կամ 'ի ձեռն ներհականաց:

Contrafíssure քօնթրէֆի́շշուր գ. Ընդդիմապատառուած, հակառակ կողմն պատառուածոյն:

To Contraíndicate քօնթրէի́նտիքէյթ բ, ն. Հակառակ կամ այլազգ ծանուցանել:

Contraindicátion քօնթրէինտիքէ́յշըն գ. Հակառականշան, ներհական նշանակ, այլազգ ծանուցումն:

Contramúre քօնթրէմիու́ր գ. Նախապարիսպ, պատուար:

Contraníteney քօնթրէնա́յթէնսի գ. Ընդդիմութիւն, ձիգն ընդդէմ:

Contrapositíon քօնթրէփօզի́շըն գ. Հակադրութիւն, ընդդիմադրութիւն:

Contraregulárity քօնթրէրէկիուլէ́րիթի գ. Ընդդիմութիւն կամ ներհակութիւն կանոնաց:

Contráriant քօնթրէ́րիէնթ ած. Ընդդէմ, ներհակ, ներհական, հակառակ, ոչ միաբան:

Cóntraries քօ́նթրէրիզ գ. Ներհականք, ներհական նախադասութիւնք:

Contraríety քօնթրէրա́յիթի գ. Ընդդիմութիւն, հակառակութիւն, խոչ, արգել, դըժուարութիւն. ներհակութիւն, հակասութիւն:

Contrárily քօնթրէ́րիլի մ. Ներհակաբար, ընդդէմ, ընդհակառակն. այլեւայլ օրինակաւ, տարօրինակ:

Contráriness քօնթրէ́րինէս գ. Ընդդիմութիւն, հակառակութիւն:

Contrárious քօնթրէ́րիըս ած. Ներհական, ներհակ, հակառակ, ընդդէմ, ընդդիմակ:

Contráriously քօնթրէ́րիըսլի մ. Ներհակաբար, ընդհակառակն:

Contráriwise քօնթրէ́րիուայզ մ. Սորին հակառակ, ընդհակառակն. հակադարձաբար, փոխադարձաբար:

Cóntrary քօ́նթրէրի ած. Ներհակ, ներհական, ընդդէմ, հակառակ, խոտորնակ, ձախող, վնասակար:

Cóntrary, գ. Ներհական կամ հակառակ (ինչ): On the contrary, ընդհակառակն, սորին հակառակ: To the contrary, ընդհակառակն, այլազգ, 'ի ներհական կամ յայլ միտս:

To Cóntrary, բ, ն. Հակառակել, ընդդէմ դառնալ, ընդդիմաբանել:

Cóntrast քօ́նթրէսթ գ. Դիմադրութիւն կամ դիմակայութիւն (պատկերաց 'ի նըկարս):

To Contrást քօնթրէ́սթ բ, ն. Դիմադրել, դնել կամ կարգել 'ի հանդիպոյ. լաւ եւս ցուցանել զպատկերսն 'ի նկարի անդ:

Contravallátion քօնթրէվէլլէ́յշըն գ. Հակառակ պատնէշ, պատնէշ պաշարման (պատնէշ կանգնեալ 'ի պաշարողաց առ արգելուլ զելեւմուտ քաղաքին պաշարելոյ):

To Contravéne քօնթրէվի́ն բ, ն. Ընդդէմ դառնալ, հակառակ կալ, յանցանել, զանցանել, անսաստել, ոչ հնազանդել:

Contravéner քօնթրէվի́նըր գ. Ընդդիմակաց, անհնազանդ, օրինազանց, յանցաւոր:

Contravéntion քօնթրէվի́նշըն գ. Դիմադրութիւն, անհնազանդութիւն, անսաստութիւն, յանցաւորութիւն, օրինազանցութիւն:

Contrayérva քօնթրէյէ՛րվէ գ. Տեսակ խոտ ակնդան:

Contrectátion քօնթրէքթէ՛յշըն գ. Շօշափումն, ըմբռնումն:

Contríbutary քօնթրի՛պիւթէրի ած. Հարկատու 'ի միասին. ձեռնտու:

To Contríbute քօնթրի՛պիւթ բ, ն. Հանդանակել, ընկերել ծախուց. գործակից կամ ձեռնտու լինել:

To Contríbute, բ, չ. Ձեռնտու կամ նըպաստամատոյց լինել. օգնել:

Contribútion քօնթրիպիու՛շըն գ. Ձեռնտուութիւն, նպաստ, օգնութիւն. տուրք, հարկ, հարկատուութիւն, բաժ:

Contríbutive քօնթրի՛պիւթիվ ած. Ձեռնտու, օգնական, նպաստամատոյց:

Contríbutor քօնթրի՛պիւթըր գ. Ձեռնտու, գործակից, վաստակակից, օգնական, նըպաստամատոյց:

Contríbutory քօնթրի՛պիւթըրի ած. Ձեռնտու, նպաստամատոյց:

To Contrístate քօնթրի՛սթէյթ բ, ն. Տրտմեցուցանել, տխրեցուցանել:

Contristátion քօնթրիսթէ՛յշըն գ. Տրտմութիւն, տխրութիւն:

Contríte քօնթրա՛յթ ած. Խորտակեալ, մանրեալ. զղջացեալ, ստրջացեալ, ապաշաւեալ:

Contríteness քօնթրա՛յթնէս գ. Զղջումն, զեղջ, ապաշաւ:

Contrítion քօնթրի՛շըն գ. Տրորումն, լուծումն. խորտակումն (զղջումն մեղաց վասն սիրոյն Աստուծոյ), զեղջ, ապաշաւ:

Contrívable քօնթրա՛յվէպլ ած. Զոր մարթ է հնարել կամ գտանել, դիւրահնար, դիւրագիւտ:

Contrívance քօնթրա՛յվէնս գ. Հնարք, գիւտ. ճարտարութիւն, արուեստ. կեղծիք, դաւ, պատրանք, խաբէութիւն, մեքենայք:

To Contríve քօնթրա՛յվ բ, ն. Հնարել, յօդել, կեղծել. ստանել, ձգել:

To Contríve, բ, չ. Կեղծել, հնարել, ձեւացուցանել:

Contrívement քօնթրա՛յվմէնթ գ. Գիւտ, հնարք:

Contríver քօնթրա՛յվըր գ. Գտիչ, գտող, հնարագէտ, ճարտար:

Contról քօնթրօ՛լ գ. Համար կալեալ 'ի կրկին պաշտօնատարաց, կրկնակի համարակալութիւն. ստուգ, յետս նշանչումն, զգուշութիւն. իշխանութիւն, տէրութիւն, կառավարութիւն:

To Contról, բ, ն. Ուղղել 'ի ձեռն կրկին համարոյ. սանձել, նուաճել, հնազանդեցուցանել. ուղղել, կառավարել, հովուել, առաջնորդել. յաղթահարել, հերքել:

Contróllable քօնթրօ՛լլէպլ ած. Սանձելի, նուաճելի, ուղղելի:

Contróller քօնթրօ՛լլըր գ. Ուղղիչ, կառավար, ստախկան, վերակացու, դատաւոր:

Contróllership քօնթրօ՛լլըրշիփ գ. Ստախկանութիւն, վերակացութիւն, դատաւորութիւն:

Contrólment քօնթրօ՛լմէնթ գ. Վերակացութիւն, ուղղութիւն. նուաճութիւն, զեղջումն. զիմադրութիւն, հերքումն. հակառակութիւն, թշնամութիւն:

Controvérsial քօնթրօվէ՛րշէլ ած. Վիճաբանական, հակաճառութեան:

Cóntroversy քօ՛նթրօվէրսի գ. Հակաճառութիւն, վէճ, խնդիր. հակառակութիւն, դատ, դատաստան:

To Cóntrovert քօ՛նթրօվէրթ բ, ն. Հակաճառել, վիճել, 'ի քննին արկանել:

Controvértible քօնթրօվէ՛րթիպլ ած. Վիճելի, ընդ հակաճառութեամբ, երկբայական:

Controvértist քօնթրօվէ՛րթիսթ գ. Հակաճառ, վիճաբան, հմուտ 'ի վիճաբանութե:

Contumácious քօնթիւմէ՛յշըս ած. Յամառ, ըմբոստ, ստամբակ, անհնազանդ:

Contumáciously քօնթիւմէ՛յշըսլի մ. Կամակորութեամբ, ըմբոստութեամբ, խեռութեամբ, ստահակութեամբ:

Contumáciousness կամ Cóntumacy քօնթիւմէ՛յշըսնէս, քօ՛նթիւմէսի գ. Կամակորութի, յամառութիւն, ըմբոստութիւն, անհնազանդութիւն, ստամբակութի, խեռութի:

Contumélious քօնթիւմի՛լիըս ած. Նախատական, նախատիչ, թշնամանիչ, անարգող, դարանիչ. խիստ, անազորոյն, ապառում. ամօթալից, նախատալից:

Contuméliously քօնթիւմի՛լիըսլի մ. Թշնամանօք, նախատանօք, անարգանօք:

Contuméliousness քօնթիւմի՛լիըսնէս գ. Խստութիւն, թշնամանք, նախատինք, արհամարհութիւն:

Cóntumely քօ՛նթիւմըլի գ. Թշնամանք, նախատինք, անարգանք, պարսաւ, խիստ բանք, արհամարհանք:

To Contúse քօնթիու՛զ բ, ն. Լոռել, մանրել, փշրել. ճմլել, ջաղխել:

Contúsion քօնթիու՛ժըն գ. Լոռումն, մանրումն, փշրումն. ճմլումն, ջաղխումն, ջախջախանք, խորտակումն:

Convaléscence կամ Convaléscency քօնվէլէ՛սէնս, քօնվէլէ՛սէնսի գ. Առողջանումն, առողջութիւն, կազդուրումն 'ի խօթութենէ, հաստատութիւն յառողջութեան:

Convaléscent քօնվէլէ՛սէնթ ած. Թերառողջ, փոքր մի զօրացեալ 'ի խօթութենէ, հաստատեալ յառողջութե, ապաքինեալ:

Convénable քօնվինէպըլ ած. Յարմար, պատշաճ, վայելուչ, քաջադէպ:

To Convéne քօնվին բ, չ. Գալ 'ի մի վայր, միաբանիլ, միանալ. ժողովիլ, հաւաքիլ, գումարիլ:

To Convéne, բ, ն. Ի մի վայր ժողովել, միաբանել, հաւաքել, գումարել. կոչել 'ի դատաստան կամ յատեան:

Convénience կամ Convéniency քօնվինիէնս, քօնվինիէնսի գ. Յարմարութն, պատշաճութիւն, վայելչութիւն. դիւրութիւն, նպաստ, գործիք, պէտք. պարապ, յաջողութիւն:

Convénient քօնվինիէնթ ած. Յարմար, վայելուչ, պատշաճ, վայելչական, պատեհ, դէպ:

Convéniently քօնվինիէնթլի մ. Պատշաճապէս, վայելչաբար, ըստ պատշաճի, դիւրաւ, հեշտեաւ:

Cónvent քօնվէնթ գ. Ժողով միանձանց կամ կրօնաւորաց, վանականք, միանձունք. վանք, մենաստան:

To Convént քօնվէնթ բ, ն. Կոչել 'ի դատաստան կամ յատեան:

Convénticle քօնվէնթիքըլ գ. Ժողով, միաբանութիւն. չարաժողով (միաբանութիւն հերետիկոսաց և հերձուածողաց). ժողովակ, ժողով աղանդաւորաց:

Convénticler քօնվէնթիքլըր գ. Որ գումարէ գաղտնի ժողով:

Convéntion քօնվէնշըն գ. Միաբանութն, յարումն, միաւորութիւն. ժողով, ամբոխ. դաշն, պայման, ուխտ:

Convéntional քօնվէնշընըլ ած. Պայմանաւոր, դաշնագրեալ:

Convéntionary քօնվէնշընէրի ած. Պայմանեալ, դաշնագրեալ, դաշնագրութեան:

Convéntual քօնվէնչուըլ ած. Վանական, միանձնական:

Convéntual, գ. Կրօնաւոր, միանձն, աբեղայ:

To Convérge քօնվէրճ բ, չ. Ձգիլ, դիմել կամ հաւաքիլ 'ի մի կէտ:

Convérgent կամ Convérging քօնվէրճէնթ, քօնվէրճինկ ած. Որ ձգի կամ դիմէ 'ի մի կէտ, դիմողական:

Convérsable քօնվէրսէպըլ ած. Ընկերական, քաղցրակենցաղ, բարեհամբոյր, ընտանի, ընկերասէր:

Convérsableness քօնվէրսէպըլնէս գ. Ընկերականութիւն, ընտանի բարք:

Convérsably քօնվէրսէպլի մ. Ընկերականութեամբ, ընտանեբար, քաղցրակենցաղ վարուք:

Convérsant քօնվէրսէնթ ած. Կենցաղակից, կենաց կցորդ, մտերիմ, ընտանի, ծանօթ. հմուտ, վարժ, կիրթ, յածեալ 'ի, պարապեալ, շրջեալ:

Conversátion քօնվէրսէշըն գ. Խօսակցութիւն, զրոյց, բանք 'ի միասին. խորհուրդ. կենակցութիւն, կենցաղակցութիւն, ընտանութիւն, ընկերութիւն, հաղորդութիւն. վարք, գնացք, կեանք, կենցաղավարութիւն, քաղաքավարութիւն. ծանօթութիւն, տեղեկութիւն, հմտութիւն:

Convérsative քօնվէրսէթիվ ած. Կենակցութեան կամ կենցաղավարութեան ընդ մարդկան:

Cónverse քօնվէրս գ. Կենցաղավարութիւն, կեանք, քաղաքավարութիւն. կենակցութիւն, կենցաղակցութիւն, ընտանութիւն, ծանօթութիւն. դարձ կամ փոխադարձ (ըստ երկրաչափից):

To Convérse քօնվէրս բ, չ. Կենցաղավարիլ, կենակից լինել, լինել կամ կալ ընդ. ծանօթանալ, ընտելանալ. խօսակից լինել, խօսել 'ի միասին. խորհրդակցիլ, խորհուրդ 'ի մէջ առնուլ. պարապիլ, յածիլ, շրջիլ. գիտել զայր կամ զկին, խառնակիլ:

Convérsely քօնվէրսլի մ. Հակադարձաբար, ընդդէմ, ընդհակառակն, փոխանակի:

Convérsion քօնվէրշըն գ. Դարձ, փոփոխումն, յեղումն, փոխարկումն, փոփոխութիւն. դարձ 'ի մեղաց կամ 'ի չարեաց. դարձումն յայլ կրօն. դարձուած, շրջան:

Convérsive քօնվէրսիվ ած. Ընկերական, քաղցրակենցաղ:

Cónvert քօնվէրթ գ. Դարձեալ 'ի քրիստոնէութիւն, հաւատացեալ:

To Convért քօնվէրթ բ, ն. Դարձուցանել, շրջել, փոխել, փոխարկել, յեղուլ. դարձուցանել կամ շրջել յայլ կրօն. դարձուցանել 'ի չարեաց կամ 'ի մեղաց. պայծառել. 'ի կիր արկանել, վարել, սահմանել, կարգել, վճռել. փոխադարձել, անդրադարձել:

To Convért, բ, չ. Դառնալ, փոխիլ, շրջիլ, լինել, փոխարկիլ:

Convérter քօնվէրթըր գ. Դարձուցիչ անհաւատից կամ մեղաւորաց:

Convertibílity քօնվէրթիպիլիթի գ. Դիւրադարձութիւն, փոփոխականութիւն:

Convértible քօնվէրթիպըլ ած. Դիւրադարձ, փոփոխական, շրջելի, փոփոխելի. նոյն, անդրադարձ, փոխադարձ:

Convértibly քօնվէրթիպլի մ. Փոփոխակի, դարձեալ, անդրադարձեալ:

Cónvertite քօնվէրթայթ գ. Դարձեալ, շրջեալ յայլ հաւատ կամ յայլ կարծիս:

Cónvex քօնվէքս ած. Կորնթարդ:

Cónvex, գ. Կորնթարդ մարմին, կորնթիք:

Convéxod քօնվէքստ ած. Կորնթարդ, կորաքամակ:

Convéxedly քօնվէ́քսէտլի մ. Ի կորնթարդ ձև։

Convéxity քօնվէ́քսիթի գ. Կորնթարդութիւն, կորնթիք։

Convéxly քօնվէ́քսլի մ. Ի կորնթարդ ձև։

Convéxness քօնվէ́քսնէս գ. Կորնթարդութիւն։

Convéxo-cóncave քօնվէ́քսօ-քօ́նքէյվ ած. Կորնթարդ և գոգաւոր։

To Convéy քօնվէ́յ բ, ն. Տանիլ, ածել, բերել, առաջնորդել, անցուցանել. տալ, ընծայել, մատուցանել, ընձեռել. մուծանել, ածել կամ բերել 'ի ներքս. Հնարս գտանել։

Convéyance քօնվէ́յէնս գ. Բարձումն, 'ի բաց տարումն. անցք, ճանապարհ. գործիք. խողովակ. անցումն, փոխանցումն, փոխադրութիւն. յանձնարարութիւն, թողումն, հրաժարումն (յընչից). մուրհակ փոխանցման կամ հրաժարման (յընչից). հնարք, գաւաճանութիւն։

Convéyancer քօնվէ́յէնսըր գ. Նօտար։

Convéyer քօնվէ́յըր գ. Կրող, բերող, տանող։

Convict քօնվի́քթ ած. Յուցեալ պարտաւոր կամ յանցաւոր։

Cónvict քօ́նվիքթ գ. Ըմբռնեալ 'ի յանցանս, յանցաւոր ցուցեալ, պարտաւոր, պատժապարտ։

To Convíct քօնվի́քթ բ, ն. Ծանուցանել ումեք փաստիւք զյանցանս, յանդիմանել զխալանն. ըմբերանել, յաղթահարել, յանօթ առնել, սուտ ցուցանել, հերքել. ցուցանել, ապացուցանել, հաւաստել։

Convíction քօնվի́քշըն գ. Յաղթահարութիւն, պարտաւորութիւն. ցոյց, ապացոյց, հերքումն։

Convíctive քօնվի́քթիվ ած. Յանդիմանական, ապացուցական։

To Convínce քօնվի́նս բ, ն. Յաղթահարել, սաստել, բանադատել, ցուցանել. ըմբերանել, յանդիմանել, կշտամբել, ապաբանել, պարտաւոր առնել. յաղթել, պարտել, նուաճել։

Convíncement քօնվի́նսմէնթ գ. Յանդիմանութիւն, պարտութիւն, ցոյց։

Convíncible քօնվի́նսիպըլ ած. Յաղթահարելի կամ յանդիմանելի. հերքելի։

Convíncingly քօնվի́նսինկլի մ. Հաւաստի, քաջայայտ, անշուշտ, ապացուցաբար։

Convíncingness քօնվի́նսինկնէս գ. Հաւաստութիւն, քաջայայտութիւն, ապացուցութիւն։

To Convíve քօնվա́յվ բ, ն. Կոչունս կամ խրախութիւնս առնել, խրախճանակից լինել, խնջոյս ու խրախութեան կատարել։

Convíval կամ Convívial քօնվա́յվէլ, քօնվի́վիէլ ած. Խրախճանական, խնճոյից, կոչնոց, խրախութեան։

Conúndrum քօնը́նտրըմ գ. Կատակ գեղջկական։

To Cónvocate քօ́նվօքէյթ բ, ն. Կոչել միահամուռ կամ 'ի միասին, ժողովել, խմբել, գումարել։

Convocátion քօնվօքէ́յշըն գ. Կոչ 'ի ժողով. ժողով, գումարումն, սինհոդոս։

To Convóke քօնվօ́ք բ, ն. Ժողովել կամ կոչել 'ի միասին, խմբել, գումարել, եկեղեցացուցանել։

To Convólve քօնվօ́լվ բ, ն. Ծրարել, ծալել, փաթութել, գալարել, թաւալել։

Convolúted քօնվօլիու́թէտ ած. Ծալեալ, գալարեալ։

Convolútion քօնվօլիու́շըն գ. Ծալք, փաթաթ, գալարումն, ծրարումն, գալարուած, պատուած. պատանք։

Cónvoy քօ́նվօյ գ. Ուղեկցութիւն 'ի պաշտպանութիւն. առաջնորդութիւն, պաշտպանութիւն, խնամք, զգուշութիւն։

To Convóy քօնվօ́յ բ, ն. Ընկերել զճանապարհայն առ ապահովութեան, ուղեկցել, ճանապարհակից լինել։

Cónusance քօ́նիուզէնս գ. Ծանօթութիւն, տեղեկութիւն։

To Convúlse քօնվը́լս բ, ն. Ցնցել, շարժել։

Convúlsion քօնվը́լշըն գ. Կծկումն, ցունց կամ բուռն շարժումն միանդամ մարմնոյ. աղմուկ, խռովութիւն, սաստութիւն։

Convúlsive քօնվը́լսիվ ած. Կարկամեցուցիչ, կծկեցուցիչ, ցնցողական։

Cóny քը́նի գ. Ճագար, գետնափոր նապաստակ։

Cóny-borough քը́նի-պըրրօ գ. Որջ կամ դադար ճագարաց։

To Cónycatch քը́նիքէչ բ, չ. Խաբել, պատրել, խորամանկել, գողանալ։

Cónycatcher քը́նիքէչըր գ. Գող, խաբեբայ, խորամանկ, ճարտար։

To Coo քու բ, չ. Մնչել (աղաւնոյ կամ տատրակի)։

Cook քուք գ. Խոհակեր, խոհարար։

Cook-maid քու́ք-մէյտ գ. Կին կամ աղախին խոհակեր։

Cook-room քու́ք-րում գ. Խոհակերոց կամ խոհարան 'ի նաւի։

To Cook, բ, ն. Եփել կամ հասուցանել զկերակուրս, խոհակերել. պատրաստել, հասուցանել։

Cóokery քու́քըրի գ. Խոհակերութիւն, խոհարարութիւն։

Cool քուլ ած. Սակաւ մի ցրտագին, հով, զովացին. գաղջ, ցուրտ, անյօժար, մեղկ։

Cool, գ. Յուրտ կամ ցրտութիւն մեղմ, զովութիւն, հովութիւն, օդ զովացին:

To Cool, բ, ն. Ցրտացուցանել, սառուցանել. զովացուցանել, հովացուցանել. մեղկել, թուլացուցանել:

To Cool, բ, չ. Ցրտանալ. հովանալ, մեղկանալ, դաղջանալ, կորուսանել զեռանդն:

Cóoler քու՛լըր գ. Ցրտացուցիչ, զովացուցիչ, զովարար. անօթ ցրտացուցիչ կամ զովացուցիչ:

Cóolly քու՛լլի մ. Ցրտագին, զովագին. մեղմ, մեղկութեամբ, դաղջութեամբ:

Cóolness քու՛լնէս գ. Մեղմ ցրտութիւն. հովութիւն, զովութիւն. մեղկութիւն, դաղջութիւն, անփութութիւն. ցամաքութիւն (սիրոյ):

Coom քում գ. Ճարպ խոզի. Ճարպ անուոց:

Coomb քում գ. Չափ ցորենոյ, քոռ:

Coop քուփ գ. Տակառ, տակառակ. վանդակ հաւուց: [գել:

To Coop, բ, ն. Փակել, արգելուլ, բան-

Coopée քուփի՛ գ. Շարժումն ինչ 'ի կաքաւու ոտից:

Cóoper քու՛փըր գ. Տակառագործ:

Cóoperage քու՛փըրէճ գ. Գին տակառաց, վարձ տակառագործի:

To Coóperate քօօ՛փըրէյթ բ, չ. Գործակից կամ ձեռնտու լինել, օգնել, միաբանիլ:

Cooperátion քօօփըրէ՛յշըն գ. Գործակցութիւն, օգնութիւն, ձեռնտուութիւն:

Coóperative քօօ՛փըրէյթիվ ած. Գործակից, ձեռնտու, օժանդակ:

Cooperátor քօօփըրէ՛յթըր գ. Գործակից, օգնական, ձեռնտու, ընկեր:

Cooptátion քօօփթէ՛յշըն գ. Որդեգրութիւն, ընդունելութիւն:

Coórdinate քօօ՛րտինէյթ ած. Գասակարգեալ, շարադրեալ 'ի նոյն կարգի, դասակից:

Coórdinately քօօ՛րտինէյթլի մ. Նովին կարգաւ, 'ի նոյն կարգի, դասակցութեամբ:

Coórdinateness կամ Coordinátion քօօ՛րտինէյթնէս, քօօրտինէ՛յշըն գ. Դասակարգութիւն, շարակարգութիւն, կարգ, դասաւորութիւն:

Coot քութ գ. Հողամող (թռչուն):

Cop քօփ գ. Գլուխ, ծայր, գագաթն, կատար:

Cópal քօ՛փէլ գ. Խէժ Մեքսիկոյ:

Copárcenary քօփա՛րսինէրի գ. Ժառանգակցութիւն:

Copárcener քօփա՛րսինըր գ. Ժառանգակից:

Copárceny քօփա՛րսինի գ. Ժառանգակցութիւն, մասն հաւասար:

Copártner քօփա՛րթնըր գ. Մասնակից, հաղորդ, ընկեր, ժառանգակից:

Copártnership քօփա՛րթնըրշիփ գ. Մասնակցութիւն, հաղորդութիւն, ժառանգակցութիւն:

Cópatain քօ՛փէթին ած. Բարձրագագաթն, սեպացեալ, սրածայր:

Copáyva քօփէ՛յվէ գ. Խէժ ինչ սպրադելեան ծառոց:

Cope քօփ գ. Ծածկոյթ կամ շուք գլխոյ, գլխարկ. նափորտ, շուրջառ. կամար, խորան, ծածկոյթ, հովանի:

To Cope, բ, ն. Յարկածածուկ կամ կամարաձև յօրինել. դդեմ ունել, 'ի դիմի հարկանիլ, հակառակել. հատուցանել ըզփոխարէնն, տալ զարխաւրն:

To Cope, բ, չ. Մարտնչել, կռուիլ, հակառակիլ, ընդդէմ կալ, ոգորել. փոխարինել, հատուցանել. գտանել: [կամ:

Cópesmate քօ՛փսմէյթ գ. Ընկեր, բարե-

Cópier քօ՛փիըր գ. Օրինակող, ընդօրինակող, գաղափարող, պատճենանկար. բանագող. նմանող:

Cóping քօ՛փին գ. Յարկ, պատշգամբ:

Cópious քօ՛փիըս ած. Առատ, լի, յորդ, ճոխ, բերրի, բազմաբեղուն:

Cópiously քօ՛փիըսլի մ. Առատապէս, լիով, լիուլի, ճոխագոյնս. ընդարձակ բանիւ:

Cópiousness քօ՛փիըսնէս գ. Առատութի, ճոխութիւն, լիութիւն. ճոխաբանութիւն, ընդարձակութիւն կամ յաճախութիւն բանից:

Cópist քօ՛փիսթ գ. Պատճենագիր, օրինակող, գաղափարող, ընդօրինակող:

Cópland քօ՛փլէնտ գ. Մասն գետնոյ սրանկիւն:

Cópped քօ՛փփէտ ած. Սրածայր, բրգաձև, սեպացեալ, կոնաձև:

Cóppel քօ՛փփէլ գ. Բովթակ, քուրայ, հալոց:

Cópper քօ՛փփըր գ. Պղինձ:

Cópper, գ. Պղնձի, ջեռուցիչ, սան, կաթսայ:

Cópper-nose քօ՛փփըր-նօզ գ. Քիթ կարմիր կամ պղնձագոյն:

Cópper-plate քօ՛փփըր-փլէյթ գ. Պղնձի տախտակ փորագրեալ:

Cópper-work քօ՛փփըր-ուըրք գ. Գործատուն կամ խանութ պղնձագործաց:

Cópperas քօ՛փփըրէս գ. Արջասպ:

Cóppersmith քօ՛փփըրսմիթ գ. Պղնձագործ:

Cópperworm քօ՛փփըրուըրմ գ. Ցեց ինչ կամ ուտիճ: [խառն:

Cóppery քօ՛փփըրի ած. Պղնձի, պղնձա-

Cóppice քօ՛փփիս գ. Մայրաք, թփուտք, թաւ անտառ:

Cópple-dust քօ՛փփլ-տըսթ գ. Փոշի ինչ 'ի պէտս զտելոյ դհրահալելիս:

Cóppled քօ՛փփըլտ ած. Սրածայր, բրգաձև, կոնաձև:

Cópse քօ՛փս գ. Տես Coppice. Թուփ անտառ հատեալ:

To Cópse, բ, ն. Պահել զթուփ անտառս հատեալ:

Cópula քօ՛փիուլէ գ. Տաղկապ նախադասութեան (ըստ տրամաբանից):

To Cópulate քօ՛փիուլէյթ բ, ն. Միաւորել, յօդել, շաղկապել:

To Cópulate, բ, չ. Զուգիլ, մերձաւորիլ, խառնակիլ, գալ առ միմեանս:

Copulátion քօփիուլէ՛յշըն գ. Զուգումն, մերձաւորութիւն, խառնք, խառնակութիւն:

Cópulative քօ՛փիուլէթիվ ած. Տաղկապական, բաղհիւսական:

Cópy քօ՛փի գ. Պատճէն, գաղափար, օրինակ. սկզբնագիր, բնագիր. սկզբնատիպ, նախատիպ, նախագաղափար. օրինակելով պատկեր կամ նկար:

Cópy-book քօ՛փի-պուք գ. Օրինակագիր, գիրք օրինակաց առ ՚ի ուսանել:

Cópy-hold քօ՛փի-հօլտ գ. Կալուածք հատական:

Cópy-holder քօ՛փի-հօլտըր գ. Որ ունի ըղհասական կալուածս:

To Cópy, բ, ն. Գաղափարել, օրինակել, ընդօրինակել, առնուլ պատճառ գրոյն. նմանիլ, յանձին բերել կամ նկարագրել:

To Cópy, բ, չ. Նմանեցուցանել, գաղափարել:

To Coquét քօքէ՛թ բ, ն և չ. Ցուցանել սէր կաթոգին, ասփիլ, շամբշիլ, սարփածու լինել. պչրել:

Coquétry քօքէ՛թրի գ. Տամբշութիւն, սարփածութիւն. պչրանք, հապատանք:

Coquétte քօքէ՛թ գ. Աղջիկ կամ մանկամարդ յայրատ, սարփածու հարկա:

Córacle քօ՛րէքլ գ. Նաւակ ինչ ձկնորսաց:

Córal քօ՛րէլ գ. Բուստ: [տոյ:

Córalline քօ՛րէլլին ած. Բոսոյին, ՚ի բըւ

Córalline, գ. Բոյս ինչ բուսանման:

Córalloid կամ Córalloidal քօ՛րէլլօյտ, քօ՛րէլլօյտէլ ած. Բուսանման:

Coránt քօրէ՛նթ գ. Երագընթաց կաքաւ ինչ ոտից:

Córban քօ՛րպէն գ. Կորբան, պատարագ, ընծայ, ողորմութիւն. գանձանակ ողորմութեան:

Corbe քօրպ ած. Կոր, կորացեալ:

Córbeils քօ՛րպէլզ գ. Հողալից կողովք կամ զամբիւղք ՚ի պէտս մարտի:

Córbel քօ՛րպէլ գ. Կողովանման զարդ ճարտարապետական:

Córbel կամ Córbil քօ՛րպիլ գ. Ուս կամ մոյթ գերանաց և կամարաց:

Cord քօրտ գ. Առասան, չուան, լար, պարան, ապաւանդակ. չափ ինչ փայտակուտի:

Cord-maker քօ՛րտ-մէյքըր գ. Չուանագործ, պարանահիւս:

Cord-wood քօ՛րտ-ուուտ գ. Փայտակոյտ կամ խուրձ փայտի:

To Cord, բ, ն. Կապել չուանաւ կամ առասանաւ, պարանել:

Córdage քօ՛րտէճ գ. Պարանք, չուանք:

Córded քօ՛րտէտ ած. Հիւսեալ ՚ի պարանաց, պարանահիւս, չուանեայ:

Cordeliér քօրտիլի՛ր գ. Կրօնաւոր՝ որ կրէ չուանեայ գօտի:

Córdial քօ՛րտիէլ գ. Դեղ զօրացուցիչ սրտի. դեղ զօրացուցիչ. զօրացուցիչ, սփոփիչ, մխիթար:

Córdial, ած. Զօրացուցիչ կամ օգտակար սրտի. սերտ, մտերիմ, սիրալիր, խանդակաթ, կաթոգին:

Cordiálity քօրտիէ՛լիթի գ. Վերաբերութիւն առ սիրտն. մտերմութիւն, անկեղծութիւն, անկեղծ բարեկամութիւն, ճըշմարիտ սէր:

Córdially քօ՛րտիէլլի մ. Սրտի մտօք, ՚ի բոլոր սրտէ. սերտ, անկեղծ մտօք:

Córdiner քօ՛րտինըր գ. Կարուակ, կօշկակար:

Córdon քօ՛րտօն գ. Տարք քարանց հանդէպ պատնշի:

Córdwain քօ՛րտուէյն գ. Սեկ, մաշկ:

Cordwáiner քօրտուէ՛յնըր գ. Կարուակ, կօշկակար:

Core քօր գ. Սիրտ. ներքին կողմն, մէջ. կուրծ պտղոց. շարաւ:

Coriáceous քօրիէ՛յշըս ած. Մաշկեղէն, կաշեայ. մաշկանման, նման կաշւոյ կամ մորթոյ, փոկանման:

Coriánder քօրիէ՛նտըր գ. Գինձ:

Córinth քօ՛րինթ գ. Հաղարջ:

Corínthian order քօրինթիէն օրտըր գ. Կորնթեան կարգ (ճարտարապետական):

Cork քօրք գ. Սունկ, մնկենի. կեղև սընկոյ, մնկենի. խից կամ խցանք սրուակաց ՚ի մնկենւոյ: [մեծ:

Córking-pin քօ՛րքինկ-փին գ. Գնդասեղն

Córky քօ՛րքի ած. Ի մնկոյ, մնկային, սընկանման:

Córmorant քօ՛րմօրէնթ գ. Հողամող. շատակեր, որկորեայ:

Corn քօրն գ. Հատ ցորենոյ կամ արմըտեաց. ցորեան. կոշտ գոյացեալ յոտս:

To Corn, բ, ն. Ցողել, համեմել աղիւ, աղ ցանել ՚ի վերայ. աղաղել:

Corn-chandler քօ՛րն-չէնտլըր գ. Ցորենավաճառ:

Corn-cutter քո́րն-քըթթըր գ. Որ հատանէ զկոշտս ոտից:

Corn-field քո́րն-ֆիլտ գ. Ագարակ, անդ, անդաստան, արտօրայք:

Corn-flag քո́րն-ֆլէկ գ. Բոյս ինչ (Gladiolus).

Corn-floor քո́րն-ֆլօր գ. Ցանեմարան ցորենոյ կամ արմտեաց:

Corn-flower քո́րն-ֆլաուըր գ. Ծաղիկ ինչ, տերեփուկ:

Corn-land քո́րն-լէնտ գ. Անդ ցորենոյ, ագարակ, անդաստան, արտօրայք:

Corn-master քո́րն-մաստըր գ. Տէր անդաստանաց ցորենոյ, ցորենավաճառ:

Corn-mill քո́րն-միլ գ. Աղօրիք:

Corn-pipe քո́րն-փայփ գ. Եղէգն կամ ծղօտ ցորենոյ:

Corn-sallad քո́րն-սէլլէտ գ. Խոտ ինչ (Valerianella).

Córnage քո́րնիճ գ. Տուրք ցորենոյ:

Córnel կամ Cornélian-tree քո́րնէլ, քօրնիլյէն-թրի գ. Հոն, չուռ, զողալ. չմենի:

Córnemuse քո́րնիմիուզ գ. Սրինգ հովուաց:

Córneous քո́րնիըս ած. Եղջերեայ, եղջերաձեւ, եղջերանման:

Córner քո́րնըր գ. Անկիւն. խորշ, ներքին կամ թագուն տեղի. եզր, սահման, կողմն, ծագ, ծայր:

Córner-stone քո́րնըր-ստօն գ. Վէմ անկեան, քար անկիւնակալ:

Córner-teeth of a horse գ. Կողմնական ատամունք ձիոյ:

Córnerwise քո́րնըրուայզ մ. Անկիւնաբար, 'ի ձեւ անկեան:

Córnet քո́րնէթ գ. Եղջիւր, փող, եղջերափող. գունդ ինչ հեծելազօրու. դրօշակիր 'ի զօրուն. գլխարկ ինչ:

Córnetter քո́րնէթթըր գ. Փողահար, որ հարկանէ փող եղջերեայ:

Córnice քո́րնիս գ. Ցրջանակ կամ պսակ շինուածոյ:

Córnicle քո́րնիքլ գ. Եղջիւր փոքրիկ:

Cornígerous քօրնիճիրըս ած. Եղջերաւոր, որ ունի եղջիւրս:

Cornucópia քօրնիուքո́փիէ գ. Մաղթեղջիւր:

To Cornúte քօրնիուտ ե, ն. Բոզաւագ առնել:

Cornúted քօրնիուտէտ ած. Բոզաւագ, կնակաւատ:

Cornúto քօրնիու́տօ գ. Բոզաւագ, կնակաւատ:

Córny քո́րնի ած. Եղջերեայ, եղջերանման, կարծր իբրեւ զեղջիւր. ցորենաբեր, որ բուսուցանէ կամ ունի զցորեան:

Córollary քո́րօլլէրի գ. Հետեւանք. յաւելուած:

Coróna քօրօ́նէ գ. Պսակ շինուածոյ:

Córonal քո́րօնէլ գ. Պսակ, թագ:

Córonal, ած. Գագաթան գլխոյ, գանկի: Coronal suture, կարան գանկին:

Córonary քո́րօնէրի ած. Պսակեան, պսակաձեւ, բոլորաձեւ:

Coronátion քօրօնէ́շըն գ. Պսակումն, թագադրութիւն. հանդէս կամ ժողով թագադրութեան:

Córoner քո́րօնըր գ. Դատաւոր կարգեալ 'ի քննութիւն դիականց գտելոց:

Córonet քո́րօնէթ գ. Փոքրիկ կամ անշուք պսակ ազնուատոհմ իշխանաց. պսակ կամ թագ (ըստ բանաստեղծից):

Córporal քո́րփօրէլ գ. Հնգապետ. հրամանատար պաշտնակ զինուորաց:

Córporal, ած. Մարմնական, մարմնաւոր, մարմնեղէն, մարմնոյ. նիւթական, նիւթեղէն, հիւթաւոր:

Corporálity քօրփօրէ́լիթի գ. Մարմնաւորութիւն, նիւթականութիւն:

Córporally քո́րփօրէլլի մ. Մարմնաւորապէս, ըստ մարմնոյ, մարմնով:

Córporate քո́րփօրէյթ ած. Միացեալ, ժողովեալ 'ի մի, միաբանեալ:

Córporateness քո́րփօրէյթնէս գ. Միաբանութիւն, ընկերութիւն, հասարակութի:

Corporátion քօրփօրէ́շըն գ. Ընկերութի, միաբանութիւն, հասարակութիւն:

Córporature քո́րփօրէչիուր գ. Կազմութիւն, հասակ կամ դիրք մարմնոյ:

Corpóreal քօրփո́րիէլ ած. Մարմնաւոր, մարմնական, մարմնեղէն, նիւթական, հիւթական:

Corporéity քօրփօրի́իթի գ. Մարմնաւորութիւն, նիւթականութիւն, մարմին, նիւթ, տարր:

Corporificátion քօրփօրիֆիքէ́շըն գ. Մարմնացուցումն, ընծայումն մարմնոյ:

To Corpórify քօրփո́րիֆայ ե, ն. Մարմնացուցանել, տարրացուցանել, զգեցուցանել կամ ընծայել զմարմին:

Corps կամ Corpse քօր, յոգնակի քօրզ, քօրփս գ. Մարմին. դի, դիակն. խումբ, գունդ, բազմութիւն:

Córpulence կամ Córpulency քո́րփիուլէնս, քո́րփիուլէնսի գ. Մարմնեղութիւն, գիրութիւն. խտութիւն, ստուարութիւն, մեծութիւն, ծանրութիւն:

Córpulent քո́րփիուլէնթ ած. Մարմնեղ, մեծամարմին, յղփ:

Córpuscle քո́րփըսըլ գ. Մարմնիկ, մասնիկ, շամանդաղ, հիւլէ:

Corpúscular կամ Corpusculárian քօրփըսքիուլէր, քօրփըսքիուլէրիէն ած. Հիւլէական (փիլիսոփայութիւն):

To Corráde քօրրէ́յտ ե, ն. Քերել 'ի բաց, ջնջել, չնչել:

Corradiátion քօրրէտիէ́յշըն գ. Հաւաքումն կամ միաւորութիւն ճառագայթից 'ի մի կէտ:

Corréct քօրրէ́քթ ած. Ուղղեալ, ուղղագրեալ, անվրէպ, անսխալ, ճիշդ:

To Corréct, ե, ն. Ուղղել, խրատել, պատժել, կշտամբել. ուղղել զվրիպակս, ուղղագրել, սրբագրել. մեղմել, չափաւորել, ամոքել. սաստանել:

Corréction քօրրէ́քշըն գ. Ուղղութիւն, խրատ, պատիժ, յանդիմանութիւն. ուղղագրութիւն, սրբագրութիւն. մեղմումն, չափաւորութիւն, բարեխառնութիւն:

Corréctioner քօրրէ́քշընըր գ. Եղեալ յարգելանս 'ի պատիժ կամ առ զգաստութիւն:

Corréctive քօրրէ́քթիվ ած. Ուղղիչ, քաղցրացուցիչ, ամոքիչ:

Corréctive, գ. Ուղղիչ, ամոքիչ. ուղղութիւն, չափ:

Corréctly քօրրէ́քթլի մ. Ուղղութեամբ, ուղղակի, ուղիղ, անսխալ, անվրէպ, բառ կանոնաց:

Corréctness քօրրէ́քթնէս գ. Ուղղութիւն, ճշդութիւն, անվրիպութիւն:

Corréctor քօրրէ́քթըր գ. Ուղղիչ, յանդիմանիչ, խրատիչ. քննիչ, սրբագրիչ, ուղղագրիչ. ամոքիչ, քաղցրացուցիչ:

Córrelate քօ́րրիլէյթ գ. Առնչակից:

To Córrelate, ե, չ. Առնչանալ, առընչակից լինել:

Corrélative քօրրէ́լէթիվ ած. Առնչական, [առնչակից:

Corrélativeness քօրրէ́լէթիվնէս գ. Առընչութիւն, առնչակցութիւն, փոխադարձ յարաբերութիւն:

Corréption քօրրէ́փշըն գ. Յանդիմանութիւն, խրատ, կշտամբանք:

To Correspónd քօրրիսփօ́նտ ե, չ. Համեմատիլ, պատշաճիլ, յարմարիլ. համեմատ գտանիլ. պատասխանել, թղթակից լինել, փոխադարձ կից լինել 'ի ձեռն թղթոց:

Correspóndence *կամ* Correspóndency քօրրիսփօ́նտէնս, քօրրիսփօ́նտէնսի գ. Համեմատութիւն, յարմարութիւն, վերաբերութիւն. միաբանութիւն, համաձայնութիւն, փոխադարձ սիրելութիւն. թղթակցութիւն. ընտանութիւն, կցորդութիւն, բարեկամութիւն:

Correspóndent քօրրիսփօ́նտէնթ ած. Համեմատ, պատշաճ, յարմար:

Correspóndent, գ. Թղթակից, ընկեր գործառնութեան կամ վաճառաց. վաճառակից, գործակալ:

Corresponsive քօրրիսփօ́նսիվ ած. Համեմատ, պատշաճ, վայելուչ:

Córridor քօ́րրիտօր գ. Յարկածածուկ ճանապարհ առ պատնշաւ. սրահ կամ ճեմելիք:

Córrigible քօ́րրիճիպլ ած. Ուղղելի. խրատելի, պատժելի, պատժապարտ. ուղղիչ, առաջնորդական:

Corríval քօրրա́յվէլ գ. Նախանձորդք կամ նախանձաւորք միմեանց, հետամուտք. ոսոխ, հակառակորդ:

Corrívalry քօրրա́յվէլրի գ. Նախանձաւորութիւն կամ հակառակութիւն ընդդէմ միմեանց:

Corróborant քօրրօ́պօրէնթ ած. Զօրացուցիչ, հաստատիչ, կազդուրիչ:

To Corróborate քօրրօ́պօրէյթ ե, ն. Զօրացուցանել, հաստատել, պնդել, կազդուրել:

Corroborátion քօրրօպօրէ́յշըն գ. Զօրութիւն, հաստատութիւն, կազդուրումն:

Corróborative քօրրօ́պօրէթիվ ած. Զօրացուցիչ, հաստատիչ:

Corróde քօրրօ́տ ե, ն. Կրծել, ուտել, մաշել, ծախել:

Corródent քօրրօ́տէնթ ած. Կրծող, մաշող, ծախող:

Corródible քօրրօ́տիպլ ած. Մաշելի, դիւրածախ:

Córrody քօ́րրօտի գ. Բարձումն 'ի կարգեալ դրամոց՝ առ 'ի լինել զայլ պէտս:

Corrósible քօրրօ́սիպլ ած. Մաշելի, դիւրածախ:

Corrósibleness քօրրօ́սիպլնէս գ. Դիւրածախութիւն, մաշումն:

Corrósion քօրրօ́ժըն գ. Կրծումն, ծախումն, մաշումն:

Corrósive քօրրօ́սիվ ած. Կրծիչ, ծախիչ, կերող, փտեցուցիչ. խածատիչ, խայթիչ, կըծողական, ժանտ:

Corrósive, գ. Փտեցուցիչ դեղ. խայթիչ, կծանող, ցաւեցուցիչ:

Corrósively քօրրօ́սիվլի մ. Իբրև զկրծիչ կամ զխածանող. ուտելով կամ մաշելով:

Corrósiveness քօրրօ́սիվնէս գ. Կծողականութիւն, ժանտութիւն, կծուութիւն:

Córrugant քօ́րրուկէնթ ած. Կնճռիչ, խորշոմեցուցիչ:

To Córrugate քօ́րրուկէյթ ե, ն. Կնճռել, խորշոմեցուցանել:

Corrugátion քօրրուկէ́յշըն գ. Կնճիռն, խորշոմութիւն:

Corrúpt քօրրը́փթ ած. Ապականեալ, նեխեալ, փտեալ, խանգարեալ, եղծեալ, աղտաւոր. թիւրեալ, խոտորեալ, ժանտ, ախտաւոր:

To Corrúpt, ե, ն. Ապականել, խանգարել, եղծանել, աղտաւորել, նեխեցուցա-

նել. վատթարացուցանել, խոտորեցուցանել. կաշառել, կաշառաբեկ առնել. պղծել:

To Corrúpt, բ, չ. Ապականիլ, եղծանիլ, փտիլ, նեխիլ:

Corrúpter քօրրը՛փթըր գ. Ապականիչ, խանգարիչ, եղծիչ, մոլորեցուցիչ:

Corruptibílity քօրրըփթիպի՛լիթի գ. Ապականացութիւն, եղծականութիւն, ապականութիւն:

Corrúptible քօրրը՛փթիպլ ած. Ապականացու, եղծանելի, եղծական, զոր մարթ է խոտորեցուցանել:

Corrúptibleness քօրրը՛փթիպլնէս գ. Ապականութիւն, ապականացութիւն, եղծականութիւն:

Corrúptibly քօրրը՛փթիպլի մ. Ապականութեամբ, նեխութեամբ, փտութեամբ, չարաչար:

Corrúption քօրրը՛փշըն գ. Ապականութիւն. եղծումն, խանգարումն, ապաւաղութիւն. նեխութիւն, նեխ, փտութիւն. շարաւ, վէրք. թիւրութիւն, խոտորումն, մոլորութիւն:

Corrúptive քօրրը՛փթիվ ած. Ապականիչ, ապականարար, ժանտ:

Corrúptless քօրրը՛փթլէս ած. Անապական, անեղծ, անարատ:

Corrúptly քօրրը՛փթլի մ. Եղծմամբ, խանգարմամբ, չարաչար. սնոտեաւ. կաշառօք. վատթարութեամբ:

Corrúptness քօրրը՛փթնէս գ. Ապականութիւն. փտութիւն, նեխութիւն. ախտ, մոլորութիւն: ['ի ծովու:

Córsair քօ՛րսէյր գ. Հէն, ասպատակաւոր

Corse քօրս գ. Մարմին. դի, դիակն:

Córselet քօ՛րսլէթ գ. Լանջապանակ. զրահ:

Córtical քօ՛րթիքըլ ած. Կեղեւական, պատենական, արտաքին:

Córticated քօ՛րթիքէյթէտ ած. Պատենաւոր, կեղեւոտ, կեղեւանման:

Córticose քօ՛րթիքօս ած. Կեղեւոտ, պատենաւոր:

Corvétto քօրվէ՛թթօ գ. Կաքաւ ձիոյ:

Corúscant քօրը՛սքէնթ ած. Փայլատակող, փայլակնացայտ, շողշողուն:

Coruscátion քօրըսքէ՛յշըն գ. Փայլատակումն, փայլիւն, շողիւն:

Cory'mbiated քօրի՛մպիէյթէտ ած. Ողկուզաձեւ հատապտղովք:

Corymbíferous քօրիմպի՛ֆէրըս ած. Ողկուզաբեր (բաղեղն, և այլն):

Cory'mbus քօրի՛մպըս գ. Ողկոյզ (բաղեղան, հատապտղոյ, և այլն):

Coscínomancy քօսի՛նօմէնսի գ. Մաղահմայութիւն:

Coséсant քօսի՛քէնթ գ. Համանողակից (ըստ երկրաչափից):

Cósier քօ՛ժիըր գ. Հնակարկատ, որ գործէ 'ի հարկանոցի:

Cósine քօ՛սայն գ. Համածող կամ ծոցակից (ըստ երկրաչափից):

Cosmétic քօզմէ՛թիք ած. Գեղեցկացուցիչ, զարդարիչ. գեղեցկարար:

Cósmical քօ՛զմիքըլ ած. Տիեզերական, աշխարհի. որ ծագէ կամ մտանէ ընդ արեգական:

Cósmically քօ՛զմիքըլլի մ. Ընդ արեգական:

Cosmógony քօզմօ՛կօնի գ. Աշխարհարարութիւն, ծնունդ կամ ծագումն աշխարհի, սաեղծումն կամ արարչումն աշխարհի:

Cosmógrapher քօզմօ՛կրէֆըր գ. Տիեզերագիր, աշխարհագիր:

Cosmográphical քօզմօկրէ՛ֆիքըլ ած. Տիեզերագրական, աշխարհագրական:

Cosmográphically քօզմօկրէ՛ֆիքըլլի մ. Տիեզերագրաբար, աշխարհագրօրէն:

Cosmógraphy քօզմօ՛կրէֆի գ. Տիեզերագրութիւն, աշխարհագրութի. գծագրութիւն մակերեւոյթ հողագնտոյս:

Cosmopólitan կամ Cosmópolite քօզմօփօ՛լիթէն, քօզմօ՛փօլայթ գ. Տիեզերաքաղաք, աշխարհաքաղաքացի:

Cósset քօ՛սէթ գ. Գառն զինեցիկ կամ բուծեալ առանց մօր:

Cost քօսթ գ. Ծախք. գին, դրամ. շռայլութիւն. կորուստ, տոյժ, վնաս:

To Cost, բ, չ. Արժել. գնել, ծախել կամ վատնել դրամս վասն:

Cóstal քօ՛սթըլ ած. Կողական, կողից:

Cóstard քօ՛սթըրտ գ. Գլուխ. խնձոր մեծ:

Cóstive քօ՛սթիվ ած. Պնդացեալ (որովայն). պինդ, խիտ, սեղմ:

Cóstiveness քօ՛սթիվնէս գ. Պնդութիւն որովայնի, խտութիւն:

Cóstliness քօ՛սթլինէս գ. Ծախք մեծամեծք, շռայլութիւն. թանկութիւն, մեծութիւն գնոյ:

Cóstly քօ՛սթլի ած. Մեծածախ, բազմածախ, թանգ, մեծագին, հոյակապ:

Cóstmary քօ՛սթմէրի գ. Խոտ ինչ:

Cóstrel քօ՛սթրէլ գ. Տիկ, սրուակ:

Cot, Cote կամ Coat. Յաւարտ անուանց տեղեաց՝ նշանակէ զագարանն բնակարան կամ զխրճիթ:

Cot քօթ գ. Հիւղ, տաղաւար, խրճիթ. փարախ, գոմ, գագաղք խաշանց:

Cot, գ. Տես Cotquean.

Cotángent քօթէ՛նճէնթ գ. Ցօշափողակից կամ համաշօշափ (ըստ երկրաչափից):

To Cote քօթ բ, ն. Թողուլ, զանց առնել:

Cotémporary քօդէ́մփօրէրի ած. Ժամանակակից:

Cótland քօ́դլէնդ գ. Երկիր ընդ իշխանութեամբ աղքատին բնակութեան:

Cótquean քօ́դքուին գ. Այր հետամուտ մատնեայ իբրև զկին:

Cóttage քօ́դդէյճ գ. Հիւղ, տաղաւար, խրճիթ, խուղ, տուն աղքատին:

Cóttager քօ́դդէճըր գ. Տաղաւարաբնակ, խրճիթաբնակ. գիւղական ազատ 'ի հարկաց, գիւղական:

Cóttier քօ́դդիըր գ. Որ բնակէ 'ի տաղաւարի կամ 'ի խրճիթի:

Cótton քօ́դդըն գ. Բամբակ. բամբակեղէնի. կտաւ 'ի բամբակէ:

To Cótton, բ, չ. Թաւամազ լինել. միաբանիլ, յարմարիլ:

Couch քա́ուչ գ. Բազմոց, տախտ, բազմական. անկողին, մահիճ, խշտի:

To Couch, բ, ն. Հանգուցանել, դնել, բազմեցուցանել, նստուցանել. արկանել. պարունակել, բովանդակել, փակել. ծածկել, թագուցանել, փակել ընդ. յարել, մերձեցուցանել. հաստատել զբուն նիզակին 'ի լանջապանակին՝ առ 'ի հարկանել. 'ի բաց առնուլ կամ բուժել զլուսն յաչաց:

To Couch, բ, չ. Ընկողմանիլ, հանգչել. ընկողմնիլ, 'ի գուձս իջանել, պառակիլ. դարանիլ, նստել 'ի դարանի. նստել, բազմել, իջանել. կծկիլ, խոնարհիլ:

Cóuchant քա́ուչէնդ ած. Որ հանգչի, ընկողմանի, պառակի կամ կծկի:

Cóuchee քու́շի գ. Ժամ մտանելոյ յանկողին, ժամ անդրան այցելութեան 'ի գիշերի:

Cóucher քա́ուչըր գ. Աչաբոյժ, որ բուժէ զլուսն աչաց:

Cóuchfellow քա́ուչֆէլօ գ. Անկողնակից, ընկեր անկողնոյ:

Cóuchgrass քա́ուչկրէս գ. Սեզ:

Cove քօվ գ. Փոքրիկ ծոց ծովու. հովանի, պաշտպան:

Cóvenant քը́վընէնդ գ. Ուխտ, դաշն, պայման, դաշնադրութիւն, միաբանութի. թուղթ դաշանց, դաշնագիր, պայմանագիր:

To Cóvenant, բ, չ. Ուխտ կամ դաշն դնել, դաշնադիր լինել, խոստանալ միմեանց, միաբանիլ, սակ արկանել:

Covenantée քըվընէնդի́ գ. Ուխտադիր, դաշնադիր, սակարկու:

Covenánter քըվընէ́նդըր գ. Դաշնադիր, դաշնակից, միաբանեալ:

Cóvenous քը́վընըս ած. Պատիր, խաբեբայ, դրժող:

Cóver քը́վըր գ. Ծածկոյթ, նուարտան, սփռոց. խուփ, կափարիչ. յարկ, կամար. պատեան, պահարան. քօղ, պատրուակ, կերպարան, պատճառանք. հովանի, պատսպարան, պաշտպանութիւն, անքոյթ տեղի:

To Cóver, բ, ն. Ծածկել. սփռել, արկանել, տարածել. պատել, օծանել, գըրուագել. պատեալ կամ մածեալ ունել. թագուցանել, անյայտ առնել, թաղել. պատրուակել, կեղծել, սեթեւեթել, պատճառել. պաշտպանել, պատսպարել, հովանի լինել. թխսել, տածել զձուս, ժողովել ընդ թեւովք. ելանել յէգս կամ 'ի վերայ մատակի, խառնակիլ. ծածկել զգլուխն, սքօղել, արկանել խոյր 'ի գլուխն:

Cóver-shame քը́վըր-շէյմ գ. Ծածկոյթ կամ պատրուակ ամօթոյ:

Cóvering քը́վըրին գ. Ծածկոյթ, ծածկութիւն, զգեստ, ձորձ, հանդերձ:

Cóverlet քը́վըրլէդ գ. Ծածկոյթ կամ ծածկարան անկողնոյ:

Cóvert քը́վըրդ գ. Հովանի, պաշտպանութիւն, տեղի ապաւինի, թագուստ, յարկ. տեղի հովանաւոր կամ անտառախիտ, թաւ անտառ:

Cóvert, ած. Հովանաւոր, անտառախիտ, թաւ. ծածկեալ, յարկեալ. ծածուկ, գաղտնի, թագուն, զանխուլ. նենգաւոր, դաւաճան, դաւադիր:

Cóvert-way քը́վըրդ-ուէյ գ. Յարկեալ ճանապարհ առ պատնշաւ:

Cóvertly քը́վըրդլի մ. Ծածկապէս, 'ի ծածուկ, գաղտ, լռելեայն:

Cóvertness քը́վըրդնէս գ. Ծածկութիւն, գաղտնութիւն:

Cóverture քը́վըրչուր գ. Հովանի, պատսպարութիւն, պաշտպանութիւն. ծածկոյթ, պատրուակ. վիճակ կնոջ անկելոյ ընդ իշխանութեամբ առն:

To Cóvet քը́վէդ բ, ն և չ. Կարի իմն ցանկալ, ըղձալ, տենչալ, անձկալ. յանչափս զհետ պնդիլ կամ ձգտիլ, նախանձաւոր լինել:

Cóvetable քը́վէդէպլ ած. Յոյժ ցանկալի, անձկալի, տենչալի:

Cóvetise քը́վիդայզ գ. Ցանկութիւն կամ սէր ընչից, ագահութիւն:

Cóvetous քը́վիդըս ած. Կարի իմն ցանկացող, հետամուտ. ագահ, ընչասէր, արծաթասէր, ընչաքաղց. սիրող, նախանձաւոր:

Cóvetously քը́վիդըսլի մ. Ագահութեամբ, կարի իմն, անձկանօք:

Cóvetousness քը́վիդըսնէս գ. Ագահութիւն, արծաթսիրութիւն, ընչաքաղցութիւն. սէր, ցանկութիւն, փոյթ, նախանձաւորութիւն:

Cóvey *գէվի* գ. Բազմութիւն ձագուց թռչնոց 'ի ներքոյ թխամօր. երամ թռչնոց:

Cough *գօֆ* գ. Հազ:

To Cough, բ, չ. Հազալ:

To Cough, բ, ն. Հազալ, մաքրել զկուրծքս հազալով:

Cóugher *գօ́ֆըր* գ. Հազացող, որ հազայ:

Cóvin կամ Cóvine *գօվին* գ. Գաղտ միաբանութիւն, դաւակցութիւն, դաւ, դաւադրութիւն, նենգութիւն, նենգ:

Cóving *գօվինկ* գ. Յարկ կամ կամար շինուածոց:

Could *գուտ*. (Յարակատար ժամանակ Can բայի). Կարէի, կարէիր, կարէր, կարէաք, կարէիք, կարէին. կարող էի և այլն, մարթ էր ինձ և այլն:

Cóulter *գօլթըր* գ. Խոփ:

Cóuncil *գա́ունսիլ* գ. Ժողով, ատեան. խորհուրդ. ժողով եկեղեցւոյ, սինոդոս. խորհրդականք, ատենակալք:

Cóuncil-board *գա́ունսիլ-պօրտ* գ. Խորհուրդ, ատեան խորհրդոյ, խորհրդարան:

Cóunsel *գա́ունսել* գ. Խորհուրդ, խրատ. խորհրդակցութիւն. քննութիւն. խոհականութիւն, հանճար, հնարք, ճարտարութիւն. խորհուրդ, գաղտնիք. միտք, դիտումն. խորհրդակից, խորհրդական, փաստաբան:

To Cóunsel, բ, ն. Խորհուրդ տալ, խրատ տալ, թելադիր լինել:

Cóunsellable *գա́ունսելէպլ* ած. Որ անսայ խորհրդոյ այլոց, որ ընդունի զխրատ:

Cóunsellor *գա́ունսելըր* գ. Խորհրդատու, խրատատու, խորհրդական. փաստաբան, օրէնսգէտ, օրէնսուսոյց:

Cóunsellorship *գա́ունսելըրշիփ* գ. Խորհրդականութիւն, պաշտօն խորհրդականի:

Count *գա́ունթ* գ. Կոմս:

Count, գ. Թիւ, հաշիւ, համար:

To Count, բ, ն. Թուել, հաշուել, համարել, 'ի թիւ կամ 'ի համար արկանել. համարել, կարծել, վարկանել. դնել, ընծայել:

To Count, բ, չ. Հաստատել զկարծիս 'ի վերայ, ունել 'ի համարի:

Cóuntable *գա́ունթէպլ* ած. Թուելի, հաշուելի, համարելի:

Cóuntenance *գա́ունթինէնս* գ. Երեսք, դէմք. տեսիլ, կերպարանք, տեսիլ դիմաց կամ կերպարանաց. ծանրութիւն դիմաց, հանդարտութիւն, ամփոփութիւն. շնորհք, նպաստ, օգնութիւն, ձեռնտուութիւն. երեոյթ, նմանութիւն, ցոյց, նշանակ. քաջալերութիւն, վստահութիւն:

To Cóuntenance, բ, ն. Ունել, կալեալ ունել. օգնել, ձեռնտու լինել, պաշտպանել, 'ի թիկունս հասանել. ցուցանել, երևեցուցանել. քաջալերել, յուսացուցանել:

Cóuntenancer *գա́ունթինէնսըր* գ. Պաշտպան, թիկունք, զօրավիգն, կուսակից:

Cóunter *գա́ունթըր* գ. Դրամաձև նշանք 'ի պէտս հաշուելոյ. տրապիզ սեղանաւորաց և վաճառականաց:

Cóunter, մ. Ընդդէմ, հակառակ, ընդհակառակն (ընթանալ):

To Counteráct *գաունթըրէքթ* բ, ն. Զընդդէմն ներգործել, արգելուլ, ընդդիմանալ, հակառակել:

Counterbálance *գաունթըրպէլէնս* գ. Հակաքարշ, կշռորդ, հանդիմակշիռ կամ հաւասար զօրութիւն:

To Counterbálance, բ, ն. Հակաքարշ կամ հանդիմակշիռ լինել, համեմատիլ. դիմակալել:

Counterbúff *գաունթըրպըֆ* գ. Հակառակ բախումն, մղումն կամ վանումն յետս:

To Counterbúff, բ, ն. Յետս մղել, վանել:

Cóuntercaster *գա́ունթըրքէսթըր* գ. Թուաբան, համարող, հաշուարար, համարակալ (առի 'ի նախատինս):

Cóunterchange *գա́ունթըրչէնճ* գ. Փոխանակութիւն, փոխարէն, փոխանակ:

To Cóunterchange, բ, ն. Փոխանակել, փոխարինել, հատուցանել:

Cóuntercharm *գա́ունթըրչարմ* գ. Հակառակ դիւթութիւն:

To Counterchárm *գաունթըրչա́րմ* բ, ն. Դիւթել ընդդէմ, հակառակս հմայել, բառնալ զդիւթութիւնն:

Counterchéck *գաունթըրչէք* գ. Բախումն, հարուած, հերքումն, վանումն. խափան, խոչ, դիմակալութիւն:

To Counterchéck բ, ն. Զդէմ ունել, հերքել, խափանել, վանել, 'ի դիմի հարկանել, դիմակալել:

To Counterdráw *գաունթըրտրօ́* բ, ն. Գաղափարել զնկարն եդեալ 'ի վերայ թուղթ թափանցիկ:

Counterévidence *գաունթըրէվիտէնս* գ. Հակառակ վկայ կամ ցուցումն:

Cóunterfeit *գա́ունթըրֆիթ* գ. Խաբեբայ, կեղծաւոր, խարդախող, ծպտեալ. խարդախութիւն, նենգութիւն, կեղծիք:

Cóunterfeit, ած. Խարդախեալ, կեղծ, սուտ, անհարազատ. պատիր, խաբեբայ, նենգաւոր, կեղծաւորեալ:

To Cóunterfeit, բ, ն. Կեղծել, խարդախել, արուեստակել. նմանեցուցանել, օրինակել, գաղափարել. կեղծաւորել:

Cóunterfeiter *գա́ունթըրֆիթըր* գ. Խարդախող, խարդախագործ. դրամանենգ:

Cóunterfeitly քա՛ունթըրֆիթլի մ. Կեղծեօք, ընդ խաբս, խարդախանօք, պատրանօք, նենգաւ:

Counterférment քաունթըրֆէ՛րմէնթ գ. Հակառակ խմոր կամ խմորութիւն:

Counterfésance քաունթըրֆի՛զէնս գ. Խարդախութիւն, կեղծիք, խաբէութիւն:

Cóunterfort քա՛ունթըրֆօրթ գ. Հաստատարան որմոյ:

Countergáge քաունթըրկէ՛յճ գ. Չափ ինչ տապղձագործաց:

Counterguárd քաունթըրկա՛րտ գ. Նախապատուար, նախամարտկոց:

Counterlíght քաունթըրլա՛յթ գ. Պատուհան կամ լուսամուտք 'ի հանդիպոյ:

Cóuntermand քա՛ունթըրմանտ գ. Հակառակ կամ երկրորդ հրաման, յետս կոչումն կամ նահանջումն հրամանին:

To Countermánd քաունթըրմա՛նտ բ, ն. Տալ հակառակ հրաման, յետս կոչել զնախկին հրամանն, խափանել, ջնջել. ընդդիմանալ, ընդդէմ կալ, հակառակիլ. արգելուլ, ոչ թողուլ:

Cóuntermarch քա՛ունթըրմարչ գ. Յետս խաղացումն, յետադարձութիւն, խոտորումն. փոփոխութիւն, նահանջումն, հակառակ ընթացք:

To Countermárch քաունթըրմա՛րչ բ, չ. Յետս խաղալ, ընդ կրունկն դառնալ. խոտորնակի գնալ:

Cóuntermark քա՛ունթըրմարք գ. Հակառակ կամ կրկին նշան. նշան:

To Countermárk քաունթըրմա՛րք բ, ն. Ծակել կամ փորել զատամն ձիոյ:

Cóuntermine քա՛ունթըրմայն գ. Հակառակ ական. հնարք ընդդէմ հնարից. հնարք, ճարտարութիւն:

To Countermíne քաունթըրմա՛յն բ, ն. Հակառակ ական հատանել. 'ի դերև հանել զհնարս ուրուք:

Countermótion քաունթըրմօ՛շըն գ. Հակառակ շարժումն կամ մղումն:

Countermúre քաունթըրմի՛ուր գ. Երկրորդ որմ:

Counternátural քաունթըրնէ՛չիուրէլ ած. Ընդդէմ կամ հակառակ բնութեան:

Counternóise քաունթըրնօ՛յզ գ. Հակառակ գոչիւն կամ աղաղակ:

Counterópening քաունթըրօ՛փընին գ. Բացուած կամ անցք 'ի հակառակ կողմանն:

Counterpáce քաունթըրփէ՛յս գ. Հակառակ ընթացք կամ հնարք:

Cóunterpane քա՛ունթըրփէյն գ. Վերմակ կամ ծածկարան անկողնոյ:

Counterpárt քաունթըրփա՛րթ գ. Միւս օրինակ կամ հաւասարն, պատճէն, գաղափար. հակամասն կամ հակառակամասն (ըստ երաժշտաց):

Counterpléa քաունթըրփլի՛ գ. Պատասխանի կամ դիմադրութիւն (ըստ իրաւագիտաց):

Counterplót քաունթըրփլօ՛թ գ. Հնարք ընդդէմ հնարից, հակառակ ճարտարութիւն կամ խորամանկութիւն:

To Counterplót բ, ն. Ընդդէմ մեքենայել, 'ի դերև հանել զմեքենայս կամ զհնարս, զդէմ ունել դաւանաց:

Cóunterpoint քա՛ունթըրփօյնթ գ. Տ. Counterpane.

Cóunterpoise քա՛ունթըրփօյզ գ. Հակաքարշ, կշռորդ. զուգակշռութիւն, հաւասարակշռութիւն, հաւասարութիւն, նոյնչափ զօրութիւն, կշռութիւն:

To Counterpóise քաունթըրփօ՛յզ բ, ն. Հանդիմակշիռ կամ հաւասարակշիռ լինել, հաւասարել. հանդիմակշիռ առնել. ունել զնոյն զօրութիւն, ընդդիմանալ:

Counterpóison քաունթըրփօ՛յզն գ. Դեղթափ, անդեղոյ:

Counterpréssure քաունթըրփրէ՛շիուր գ. Հակառակ ճնշումն կամ մղումն, ընդդիմակայութիւն:

Counterprójéct քաունթըրփրօ՛ճէքթ գ. Հակառակ առարկայ կամ դիմադրութիւն, առարկայ, դիմադրելու մասն:

To Counterpróve քաունթըրփրու՛վ բ, ն. Հակատպել:

To Counterról քաունթըրռօ՛լ բ, ն. Տես to Control.

Counterrólment քաունթըրռօ՛լմէնթ գ. Տես Controlment.

Cóunterscarp քա՛ունթըրսքարփ գ. Զառ 'ի վեր պատնէշ խրամին:

To Countersígn քաունթըրսա՛յն բ, ն. Կրկին ստորագրել զմծիռ արքունի իբրև քարտուղար:

Counterténor քաունթըրթէ՛նըր գ. Մասն երաժշտութեան (մերձազիլ ձայն):

Countertíde քաունթըրթա՛յտ գ. Ծփանք կամ ալեկոծութիւն ջուրց:

Countertíme քաունթըրթա՛յմ գ. Խոչ, արգել, ընդդիմութիւն, չար ժամ:

Countertúrn քաունթըրթը՛րն գ. Յեղափոխութիւն, վիճակ անակնկալ կամ ողետալի:

Countervaíl քաունթըրվէ՛յլ գ. Հաւասար կշիռ կամ զօրութիւն. կշիռ, փոխարէն:

To Countervaíl, բ, ն. Հաւասարակշիռ կամ համազօր լինել, հաւասարիլ, փոխարինել:

Counterview քաունթըրվիու՛ գ. Դիմադրութիւն, հանդէպ, ճակատ: In coun-

terview, յանդիման, դէմ յանդիման, ձակատ առ ձակատ, երես առ երես:

To Counterwórk քաունթըրուըրք բ, ն. Հակառակ ներգործել, խափանել:

Cóuntess քաունթէս գ. Կոմսուհի, տիկին կոմսի:

Cóunting-house քաունթինկ-հաուս գ. Տուն համարոյ կամ դիւան վաձառականի:

Cóuntless քաունթլէս ած. Անթիւ, անհամար, անչափ, անթուելի:

Cóuntry քընթրի գ. Երկիր, սահման, գաւառ, կողմն, աշխարհ. գիւղ, ագարակ, դաշտ, անդաստան, շէնք. վայր, տեղի. երկիր ծննդեան, հայրենիք. բնակիչք երկրին կամ տեղւոյն:

Cóuntry, ած. Գեղջուկ, շինական. գաւառական. ագէտ, անուս, բիրտ, անտաշ, վայրենի:

Cóuntryman քընթրիմէն գ. Հայրենակից, գաւառակից. գեղջուկ, գիւղական, շինական. վարձուոր կամ վարձաւոր անդաստանի. գաւառապետ:

Cóunty քաունթի գ. Կոմսութիւն, տէրութիւն կոմսին. կոմս, տէր:

Coupée քուփի գ. Շարժուած ինչ ոտից 'ի կաքաւու:

Cóuple քըփլ գ. Ցռուանք առ 'ի կապել զշունս 'ի միասին. զոյգ, կրկին, լուծ, ամոլք. զոյգ կենդանեաց, արու և էգ, լծակիցք, ամուսինք:

To Cóuple, բ, ն. Կապել 'ի միասին, լծել. յաւելուլ, միաւորել, խառնել, յօդել, զօդել, զուգակցել. զուգել, լծակցել, ամուսնացուցանել:

To Cóuple, բ, չ. Զուգիլ, լծակցիլ. զուգաւորիլ. խառնակիլ:

Cóuple-beggar քըփլ-պէկկըր գ. Որոյ գործ է ամուսնացուցանել զաղքատս:

Cóuplet քըփլէթ գ. Երկտող ոտանաւոր. զոյգ (ադաւնոյ):

Cóurage քըրէճ գ. Արութիւն, քաջութիւն, զօրութիւն, համարձակութիւն, վստահութիւն, քաջալերութիւն:

Courágeous քըրէյճըս ած. Արի, քաջասիրտ, անվեհեր, աներկիւղ, համարձակ, քաջ:

Courágeously քըրէյճըսլի մ. Արիաբար, քաջութեամբ, անվեհեր սրտիւ:

Courágeousness քըրէյճըսնէս գ. Արութիւն սրտի, քաջութիւն, համարձակութիւն:

Couránt կամ Couránto քուրանթ, քուրանթօ գ. Տես Corant. Ազգ ինչ կաքաւելոյ. երագապարիւն:

To Courb քուրպ բ, չ. Կորանալ, խոնարհիլ, 'ի ծունկս իջանել:

Cóurier քուրիըր գ. Սուրհանդակ, քաջընթաց, թղթատար, թղթաբեր:

Course քօրս գ. Ընթացք, արշաւ. դընացք, հոսանք, անցք. կրկէս, ձիընթացք, ասպարէզ. յառաջ խաղացումն, յառաջատութիւն. կարգ, շրջան, յաջորդութիւն. եղանակ, պայման. ընթացք կենաց, կենցաղ. օրինակ, հանդէս, հնարք. սովորութիւն. օրէնք կանանց, դաշտան. շարք, դիրք. կանոն. պարագայութիւն, բոլորումըն. ձանապարհ, շաւիղ: Of course, ինքնին, ինքնաբերաբար. սովորաբար, ըստ կարգի:

To Course, բ, ն. Արշաւել յորս, ընթանալ կամ դիմել զկնի որսոյ, որսալ. արշաւեցուցանել, ընթացուցանել:

To Course, բ, չ. Արշաւել, դիմել, ընթանալ. յածիլ, շրջիլ, խաղալ, գնալ:

Cóurser քօրսըր գ. Նժոյգ, երիվար գեղեցիկ և օդապարիկ. որսորդ, որ ընթանայ զհետ որսոյ:

Court քօրթ գ. Պալատ, արքունիք, ապարանք. ատեան, դատաստանարան. գաւիթ տան. փողոց, պողոտայ. պալատականք, իշխանք. ատենականք, պաշտօնեայք ատենի, դատաւորք. դատաստան, ատեան. պատուասիրութիւն, պատիւ, մեծարանք, փաղաքշանք:

To Court, բ, ն. Քծնիլ զկանամբ, յորդորել յամուսնութիւն, փութացուցանել. զհետ սնդիլ, հետամուտ լինել, 'ի խնդիր ելանել. շողոմել, ջանալ հաձոյ լինել:

Court-chaplain քօրթ-չէփլէն գ. Երէց դըրան կամ արքունեաց:

Court-day քօրթ-տէյ գ. Օր դատաստանի կամ ատենի:

Court-dresser քօրթ-տրէսսըր գ. Պաշտօնեայ պալատան, շողոքորթ, խորամանկ:

Court-favour քօրթ-ֆէյվըր գ. Շնորհք կամ երախտիք իշխանաց:

Court-hand քօրթ-հէնտ գ. Գիր դատաստանի, վձիռ:

Court-lady քօրթ-լէյտի գ. Տիկին պալատական:

Cóurteous քըրչըս ած. Քաղաքավար, բարեբարոյ, հաձելի, շնորհալի, ազնուական, մարդասէր, մեծարոտ:

Cóurteously քըրչըսլի մ. Քաղաքավարութեամբ, պատուասիրաբար, քաղցրութեամբ, մարդասիրութեամբ:

Cóurteousness քըրչըսնէս գ. Քաղաքավարութիւն, մարդասիրութի, քաղցրութի:

Cóurtesan կամ Cóurtezan քըրթիզէն գ. Պոռնիկ կին, բոզ:

Cóurtesy քըրթիսի գ. Քաղաքավարութի, քաղցրութիւն, մարդասիրութիւն. յար.

դութիւն, մեծարանք, պատուասիրութի. ողջոյնք կամ ծնքծնքմունք կանանց. խրախունք ինչ կոչուածոց:

To Cóurtesy քը՛րթսի բ, չ. Քծնիլ կամ ծնքծնքիլ կանանց. պատուասիրել, նազիլ խրխ զլխն:

Cóurtier քօ՛րթիըր գ. Այր պալատական, պաշտօնեայ 'ի պալատան, պաշտօնակալ արքունեաց. միջնորդ կամ մատակարար շնորհաց, մեծարող:

Cóurtlike քօ՛րթլայք ած. Ազնիւ, շնորհալի, քաղաքավար, մեծարու:

Cóurtliness քօ՛րթլինէս գ. Ազնուութիւն, ազնուականութիւն, վայելչութիւն, քաղաքավարութիւն:

Cóurtly քօ՛րթլի ած. Ազնիւ, ազնուական, քաղցր, շնորհալի, մեծարու, ողոք, փաղաքուշ:

Cóurtly, մ. Ազնուաբար, վայելուչ ձևն, գեղեցիկս:

Cóurtship քօ՛րթշիփ գ. Մարդասիրութի, բարերարութիւն, միջնորդութիւն, երախտիք. մեծարանք, փաղաքշանք, հրապոյրք, վայելչութիւն, ազնուական բարք, նազելի գնացք:

Cóusin քը՛զն գ. Եղբօրորդի, քեռորդի. հօրեղբօրորդի, մօրաքեռորդի. արենառու կամ համազգի:

Cow քաու գ. Կով:

To Cow, բ, ն. Երկչոտ կամ վատասիրտ առնել, նուաճել երկիւղիւ. ահաբեկ առնել, զարհուրեցուցանել:

Cow-herd քա՛ու-հէրտ գ. Կովարած:

Cow-house քա՛ու-հաուս գ. Գոմ կովուց:

Cow-leech քա՛ու-լիչ գ. Կովադարման, ապաքինիչ կովուց:

To Cow-leech, բ, չ. Ապաքինել զկովս:

Cow-weed քա՛ու-ուիտ գ. Բոյս ինչ:

Cow-wheat քա՛ու-հուիթ գ. Բոյս ինչ:

Cóward քա՛ուըրտ գ. և ած. Երկչոտ, վեհերոտ, վատ, վատասիրտ, անարի:

Cówardice քա՛ուըրտիս գ. Երկչոտութի, վեհերոտութիւն, վատութիւն, վատասրտութիւն, ծուլութիւն:

Cówardliness քա՛ուըրտլինէս գ. Երկչոտութիւն, վատասրտութիւն:

Cówardly քա՛ուըրտլի ած. Երկչոտ, վատասիրտ. վատ, անարգ:

Cówardly, մ. Վատութեամբ, վատասրտաբար:

Cówardship քա՛ուըրտշիփ գ. Վատութի, անարգութիւն:

To Cówer քա՛ուըր բ, չ. Ի գուճս անկանել. խոնարհիլ, կծկիլ:

Cówish քա՛ուիշ ած. Տես Coward.

Cówkeeper քա՛ուքիփըր գ. Կովարած:

Cowl քաուլ գ. Վեղար, կնգուղ. ամօթ ինչ:

Cówslip քա՛ուսլիփ գ. Ծաղիկ ինչ (Primula).

Cows-lungwort քա՛ուզ-լընկուըրթ գ. Տեսակ ինչ աղուէնիճ խոտոյ:

Cóxcomb քո՛քսքօմ գ. Կատար հաւուց, բռուկթռչնոց. ցցունք. խմաստակ, յիմար, անմիտ, բախած, ադէտ:

Coxcómical քօքսքո՛միքէլ ած. Տգիտական, յիմարական, անմարական:

Coy քոյ ած. Յածուն, պարկեշտ, ամօթխած. համեստ, զգուշաւոր, նազելի. անհամբոյր, գեղ:

To Coy, բ, չ. Զգուշանալ, պատկառել. դժուարին լինել, դժուարանալ, ոչ արժան համարել:

Cóyly քո՛յլի մ. Զգուշութեամբ, պատկառանօք. ժանտաբար, արհամարհանօք:

Cóyness քո՛յնէս գ. Պատկառանք. դժուարհութիւն, հեստութիւն, արհամարհութի:

Coz քըզ գ. Տես Cousin.

To Cózen քը՛զն բ, ն. Խաբել, պատրել, նենգել, խարդախել, խորամանկել:

Cózenage քը՛զնէյճ գ. Խաբէութի, խարդախութիւն, պատրանք, նենգութի, խորամանկութիւն, ստութիւն:

Cózener քը՛զնըր գ. Խաբեբայ, նենգաւոր, պատրիչ:

Crab քրէպ գ. Խեցգետին. խնձոր վայրի. ժանտ կամ խակաբարոյ. մեքենայ կամ անուորդ ինչ. խեցգետին (համաստեղութի):

Crab, ած. Ժանտ, դառն, խակ:

Crábbed քրէ՛պպէտ ած. Դժնեայ, ժանտ, դեղ, խորթաբարոյ, խիստ, խոժոռ. դըժուարին, դժուարիմաց, մթին, անհարթ:

Crábbedly քրէ՛պպէտլի մ. Խստութեամբ, ժանտութեամբ, խակութեամբ:

Crábbedness քրէ՛պպէտնէս գ. Ժանտութիւն, տղտութիւն, խակութիւն. խոժոռութիւն, խստութիւն, բրտութիւն. դըժուարութիւն, կնճիռն, մթութիւն:

Cráber քրէ՛յպըր գ. Մուկն ջրային:

Crack քրաէք կամ քրէք գ. Պատառուած, հերձուած. թնդիւն. ճայթիւն, պայթիւն, խորտակումն. ձայն, հնչիւն. փոփոխեալ ձայն պատանեկաց. բարձումն կամ պատառումն կնքոյ կուսութեան. խելագարութի. խելագար, մոլթամի. բող, պոռնիկ. պարծանալիք, խրոխտանք, յոխորտանք. յոխորտ, խրոխտապանծ:

To Crack, բ, ն. Ճեղքել, հերձուլ, պատառել. ճայթեցուցանել, պայթուցանել. խորտակել, խզել. թափել զուղեղն, տալ անկանիլ 'ի մտաց:

To Crack, բ, չ. Հերձանիլ, պատառիլ.

ճայթիլ, պայթիլ, ճարճատիլ, պարպատիլ. անկանիլ, կործանիլ. բամբիւն արձակել. խրոխտալ, մեծաբանել:

Crack-brained քրէք-պրէյնտ ած. Մտաթափ, խելագար, յիմար, բախած:

Crack-hemp կամ Crack-rope քրէք-հէմփ, քրէք-րօփ գ. Փախուցեալ 'ի կախաղանէ, անզգամ, չարագործ:

Crácker քրէքըր գ. Մեծաբան, խրոխտապանծ, ճռուատող. փամփուշտ վառօդալից:

To Cráckle քրէքքըլ բ, չ. Հերձոտիլ, պատառոտիլ, ճարճատիւնս արձակել, հերձանիլ շառաչմամբ:

Crácknel քրէքնէլ գ. Բոկեղ:

Crádle քրէյտըլ գ. Օրօրան. տղայութիւն, մանկութիւն, տղայական կամ մանկական տիք. գործի սնդիչ խորտակեալ ոսկերաց. գերան առ կողիւք նաւին՝ առ 'ի պահել զնա յընկղմանէ:

To Crádle, բ, ն. Դնել յօրօրանի. օրօրել:

Crádle-clothes քրէյտըլ-քլօթզ գ. Խանձարուրք, ծորձք օրօրանի:

Craft քրէֆթ գ. Արհեստ, ձեռագործ. արուեստ, ճարտարութիւն, յաջողութիւն. հնարք, խորամանկութիւն, խաբէութիւն, պատրանք, մեքենայք:

To Craft, բ, չ. Խորամանկել, նենգութեամբ վարիլ:

Cráftily քրէֆթիլի մ. Խորամանկութեամբ, նենգաւ, հնարիւք:

Cráftiness քրէֆթինէս գ. Խորամանկութիւն, պատրանք, հնարք, ճարտարութիւն:

Cráftsman քրէֆթսմէն գ. Ճարտար, արհեստաւոր, ձեռագէտ:

Cráftsmaster քրէֆթսմասթըր գ. Ճարտար, արուեստագէտ, ճարտարապետ, հմուտ յիւրում արուեստի:

Cráfty քրէֆթի ած. Ճարտար, խորամանկ, հնարագէտ, հնարիմաց:

Crag քրակ կամ քրէկ գ. Ժայռ, պարէխ. քարաժայռ, սեպացեալ տեղի. ծոծրակ, պարանոց:

Crágged քրէկկէտ ած. Խորտաբորտ, սեպացեալ, քարաժայռ:

Crággedness քրէկկէտնէս գ. Քարաժայռութիւն, ժայռք:

Crágginess քրէկկինէս գ. Քարաժայռութիւն:

Crággy քրէկկի ած. Սեպացեալ, ժայռաւոր, քարաժայռ, զառ 'ի վեր, դժուարելանելի:

To Cram քրէմ բ, ն. Խնել, խճողել, լնուլ. յագեցուցանել, յափրացուցանել. վարել, մղել, մխել, բռնի մածանել:

To Crám, բ, չ. Յափրանալ, յօրանալ, յղփանալ, խճողել զորովայնն:

Crámbo քրէմպօ գ. Խաղ, տալով ումեք բառ՝ որով յօրինեսցէ ոտանաւոր:

Cramp քրէմփ գ. Պրկումն կամ կծկումն մկանանց. սանձ, կապար, չափ, սահման. կեռ, ճանկ:

Cramp, ած. Դժուարին, դժուարակընճիւն:

To Cramp, բ, ն. Տանջել գելմամբ կամ կծկմամբ մկանանց. գելուլ, կծկել. ամփոփել, սանձել, նուաճել, արգելուլ. ճանկել:

Cramp-fish քրէմփ-ֆիշ գ. Թմբրաձուկն, չքթակ, ներկէս:

Crámpiron քրէմփայըրն գ. Երկաթի ճանկ կամ կեռ, խիղբ երկաթի:

Cránage քրէյնիճ գ. Ազատութիւն կամ իշխանութիւն թափելոյ զվաճառս 'ի նաւէ 'ի ցամաք. մաքս վաճառաց թափելոց 'ի նաւէ 'ի ցամաք:

Crane քրէյն գ. Կռունկն/Կունկն, խորդ. անուորդ կամ կռունկն (գործի՝ առ 'ի հանել 'ի վեր զբեռինս). սիփոն կամ խողովակ:

Cranes-bill քրէյնզ-պիլ գ. Խոտ ինչ. ագ. ցանաձև գործի վիրաբուժից:

Cránium քրէյնիըմ գ. Սկաւառակ գլխոյ, գագաթն:

Crank քրէնք գ. Կեռ, խիղբ երկաթի. խողովակ, երակ. պտոյտք, մանուածք:

Crank, ած. Առոյգ, քաջառողջ, ուժեղ, զօրաւոր. դիւրընկղմելի կամ ակար (նաւ):

To Cránkle քրէնքըլ բ, չ. Սողալ, սողոսկիլ, շրջիլ այսր անդր, պտոյտքիլ:

To Cránkle, բ, ն. Պատատել, պտոյտս կամ շրջանս գործել:

Cránkles քրէնքըլզ գ. Պատատուածք, պտոյտք, շրջանք:

Cránkness քրէնքնէս գ. Առուգութիւն, քաջողջութիւն, ուժեղութիւն. դիւրութիւն ընկղմելոյ:

Cránnied քրէննիյէտ ած. Հերձոտեալ, լի պատառուածովք:

Cránny քրէննի գ. Պատառուած, ծակ, բացուած, ծերպ, խոռոչ. պտոյտ, շրջան, երակ, խողովակ:

Crape քրէյփ գ. Սնդուս, շար, ասեռ:

Crápulence քրէյփիուլէնս գ. Արբեցութիւն, շուայտութիւն, գինեհարութիւն:

Crápulous քրէյփիուլըս ած. Արբշիռ, արբեալ, գինեհար, գինեմոլ:

Crash քրէշ գ. Բոմբիւն, ձայն, շառաչիւն, թնդիւն. խորտակումն, կործանումն:

To Crash, բ, ն. Բեկանել, խորտակել, ջախջախել:

To Crash, բ, չ. Շառաչել, թնդալ, կործանիլ կամ անկանիլ շառաչմամբ:

Crásis քրէյսիս գ. Խառնուած մարմնոյ, բնութիւն:

Crass քրաս կամ քրէս ած. Թանձր, թանձրամած, հաստ, ստուար:

Crássitude քրէ́սիթիւտ գ. Թանձրութիւն, ստուարութիւն, խոշորութիւն:

Crastinátion քրէսթինէ́շըն գ. Յապաղումն, յամեցումն:

Cratch քրէչ գ. Մսուր (վանդակեալ):

Cravát քրէվէ́թ գ. Փողպատ, թաշկինակ պարանոցի:

To Crave քրէյվ բ. ն. Խնդրել. ժուել, թախանձել, ձանձրացուցանել. ոչ շատանալ:

Cráven քրէ́յվըն գ. և ած. Աքաղաղ պարտեալ. վեհերոտ, վատասիրտ:

To Cráven, բ. ն. Աչ արկանել, զարհուրեցուցանել, աչաբեկ առնել:

To Craunch քրանչ բ. ն. Ծամբել. փշրել ատամամբք, ծամել, մալել:

Craw քրօ գ. Խածի թռչնոց:

Cráwfish քրօ́ֆիշ գ. Խաչափառ, խիլբ, խեչափառ:

To Crawl քրօլ բ. չ. Սողալ, զեռալ. երկիւղիւ կամ զգուշութեամբ գնալ. յափսիթերս գնալ, մազլցի ելանել. սողոսկել, զանխլաբար մտանել. գնալ կամ շրջել կոբազլուխ կամ անարգեալ:

Cráwler քրօ́լըր գ. Սողուն, զեռուն:

Cráy-fish քրէ́-ֆիշ գ. Տես Crawfish.

Cráyon քրէ́յըն գ. Սուսր, մատիտ, կապարեայ գրիչ. նկար ստուերագրեալ կապարեայ գրչաւ:

To Craze քրէյզ բ. ն. Բեկանել, խորտակել. մանրել, փշրել, աղալ, լոսել. թափել զուղեղն, տալ անկանիլ 'ի մտաց:

Crázedness քրէ́յզէդնէս գ. Տկարութիւն մտաց, զառամութիւն. տկարութիւն, խօթութիւն:

Cráziness քրէ́յզինէս գ. Տ. Crazedness.

Crázy քրէ́յզի ած. Զառամեալ, անցեալ զաւուրբք. տկարացեալ, խօթ, վատառողջ. մտաթափ, խօթամիտ:

Creaght քրիթ գ. Խաշն, հօտ, անդեայ:

To Creak քրիք բ. չ. Ճռնչել, կռնչել, շաչել, շառաչել:

Cream քրիմ գ. Սեր կաթին, կողի. ընտրելագոյն մասն իրաց:

To Cream, բ. չ. Մածնուլ 'ի սեր:

To Cream, բ. ն. Հաւաքել զսեր կաթին. առնուլ զընտրելագոյն մասն:

Cream-faced քրիմ-ֆէյսդ ած. Գունաթափ կամ աժգոյն երեսօք, աչաբեկ, զարհուրեալ, գոյն երեսացն շրջեալ:

Créamy քրի́մի ած. Կողխալից, լի սերով կաթին:

Créance քրի́նս գ. Լար կապեալ յաստ բազէի:

Crease քրիս գ. Ծալք, ծալուած, նշան կամ գիծ ծալուածոյ:

To Crease, բ. ն. Ծալել, կրկնել:

To Creáte քրիէ́յթ բ. ն. Ստեղծանել, ըստեղծուլ, առնել կամ գոյացուցանել յոչնչէ, արարչագործել. ծնանիլ, 'ի գոյ ածել, յարուցանել. ընտրել, կարգել, հաստատել. նորոգել:

Creátion քրիէ́յշըն գ. Ստեղծումն, արարչութիւն. ընտրութիւն, կարգումն. արարածք, ստեղծուածք, էակք, տիեզերք. ծնունդ, արտադրութիւն:

Creátive քրիէ́յթիվ ած. Ծննդական. ըստեղծիչ, արարիչ, արարչական:

Creátor քրիէ́յթըր գ. Արարիչ, հաստիչ, արարչագործ, ստեղծող:

Créature քրի́չիւր գ. Արարածք, ստեղծուածք, էակք, գոյք. արարած, գործ. կենդանի, անասուն. անձն, մարդ. մարդ անոտի, այր անպիտան. մանուկ սիրելի, որդեակ. սան, ձեռնասուն:

Créaturely քրի́չիւրլի ած. Ստեղծական, արարածական:

Crébritude քրէ́պրիթիւտ գ. Յաճախութիւն, յոլովութիւն:

Crébrous քրի́պրըս ած. Յաճախ, յոլով, ստէպ, բազում:

Crédence քրի́դէնս գ. Հաւատ. վարկ, յարգ, անուն. վկայական, գիր վկայութե:

Credénda քրիդէ́նդէ գ. Հաւատալիք, մասունք հաւատոյ:

Crédent քրի́դէնթ ած. Դիւրահաւատ, դիւրահաւան. հաւատալի, հաւատարիմ, արժանահաւատ:

Credéntial քրիդէ́նշըլ գ. Վկայական, [գիր վկայութե:

Credibílity քրէդիպի́լիթի գ. Հաւատարմութիւն, հաւանականութիւն:

Crédible քրէ́դիպլ ած. Հաւատալի, հաւատարիմ, արժանահաւատ:

Crédibleness քրէ́դիպլնէս գ. Հաւատարմութիւն, հաւանականութիւն:

Crédibly քրէ́դիպլի մ. Արժանահաւատին, հաւատարմաբար, հաւատաւ:

Crédit քրէ́դիթ գ. Հաւատ, հաւանութիւն. վարկ, յարգ, անուն, համբաւ. հաւատք, հաւատարմութիւն, վկայութիւն. փոխ, աւանդ. հաւատ, խոստումն. շնորհք, նպաստ, միջնորդութիւն. վստահութիւն, համարձակութիւն:

To Crédit, բ. ն. Հաւատալ, հաւատ ընծայել, հաւանիլ. հաւատարիմ առնել, յարգոյ ընծայել. վստահանալ, յանձնել, աւանդել. ընդունել իբրև զպարտատուն կամ իբրև զփոխատու:

Créditable քրէ́դիթէպլ ած. Արժանահաւատ, արժանի, մեծարոյ:

Créditableness քրէ՛տիթէպլնէս գ. Յարգ, վարկ, պատիւ։

Créditably քրէ՛տիթէպլի մ. Պարծանօք, գովութեամբ, ըստ արժանեաց։

Créditor քրէ՛տիթըր գ. Պարտատէր, փոխատու։

Credúlity քրիտիու՛լիթի գ. Դիւրահաւատութիւն, դիւրահաւանութիւն։

Crédulous քրէ՛տիուլըս ած. Դիւրահաւատ, դիւրահաւան։

Crédulousness քրէ՛տիուլըսնէս գ. Դիւրահաւատութիւն, դիւրահաւանութիւն։

Creed քրիտ գ. Հաւատամք, հանգանակ առաքելական. խոստովանութիւն հաւատոյ, դաւանութիւն։

Creek քրիք գ. Ամբարտակ կամ թումբ ծովեզերաց և գետափանց. գոգ ծովու, խորշ, փոքրիկ նաւահանգիստ. անձուկ ճանապարհ, շաւիղ, անցք։

To Creek, բ, ն. Ճռնչել, ճարճատիւն արձակել։ Տես to Creak.

Créeky քրի՛քի ած. Ամբարտակաւոր։

To Creep քրիփ բ, չ. Սողալ, գեռալ. տարածիլ, ձգիլ, սփռիլ. շարժիլ, յառաջ խաղալ, սահիլ. սողոսկիլ, անկանիլ, մտանել. զգուշութեամբ կամ յափսիթերս գնալ. գնալ, անցանել. խիղք արկանել։

Créeper քրի՛փըր գ. Որ խիղք արկանէ կամ սողայ. փայտակալ կամ կասկարայ փայտից. սանդալ կմ հողաթափ կանանց։

Creéphole քրի՛փհօլ գ. Ծակ կամ որջ կենդանեաց. խոյս, խուսափումն, փախուստ, հնարք, պատճառանք։

Creépingly քրի՛փինկլի մ. Սողալով, սողոսկելով իմն, ընդ քարշ։

Cremátion քրիմէ՛յշըն գ. Կիզումն, այրումն։

Crémor քրի՛մըր գ. Սեր։

Crénated քրի՛նէյթէտ ած. Ատամնաձև յօրինեալ։

Crépane քրի՛փէյն գ. Վէրք յոտս ձիոյ։

To Crépitate քրէ՛փիթէյթ բ, չ. Ճառաչել, ճռնչել, ճայթել։

Crepitátion քրէփիթէ՛յշըն գ. Ճառաչիւն, շռնչիւն, ճռնչիւն, ճայթիւն։

Crept քրէփթ. Անցեալ ընդունելութիւն to Creep բայի։

Crepúscule քրիփը՛սքիուլ գ. Արշալոյս. լոյս երեկոյին։

Crepúsculous քրիփը՛սքիուլըս ած. Նսեմ, աղօտ, խաւարային։

Créscent քրէ՛սսէնթ ած. Աճեցուն, յառաջադէմ։

Créscent, գ. Լուսին աճեցուն. աճումն լուսնոյ. մահիկ, զարդ կամ նմանութիւն աճեցուն լուսնոյ։

Créscive քրէ՛սսիվ ած. Աճեցուն, աճեցական։

Cress քրէս գ. Կոտեմ, կոտիմն։

Crésset քրէ՛սսէթ գ. Լապտեր աշտարակաց։

Crest քրէսթ գ. Ցցունք սաղաւարտի, սաղաւարտ. կատարք հաւուց, բռուկ. զարդ գլխոյ. ամբարտաւանութիւն, բարձրամտութիւն։

Crésted քրէ՛սթէտ ած. Ցցունազարդ, վերջաւոր. կատարազարդ, կատարաւոր, բբկաւոր։

Crest-fallen քրէ՛սթ-ֆօլն ած. Նկուն, կորակոր, ակնկորեալ, վհատեալ։

Créstless քրէ՛սթլէս ած. Անցցուն, անզարդ. աննշան։

Cretáceous քրիթէ՛յշըս ած. Կաւեղէն. կաւուտ, կաւալից։

Crétated քրի՛թէյթէտ ած. Շփեալ կամ ծեփեալ կաւով, գծեալ կաւճով։

Crévice քրէ՛վիս գ. Պատառուած, ծակ, ծերպ։

Crew քրու գ. Ժողով, ակումբ. ամբոխ, խառնաղանճ բազմութիւն։

Crew, Կատարեալ ժամանակ to Crow բայի։

Créwel քրու՛իլ գ. Կծիկ առու մանելոյ կամ պրծնի։

Crib քրիպ գ. Մսուր. գոմ եզին. հիւղ, տաղաւար, խրճիթ։

To Crib, բ, ն. Արգելուլ կամ փակել յանձուկ սենեկի։

Críbbage քրի՛պպէճ գ. Խաղ թղթոյ։

Críbble քրի՛պպըլ գ. Մաղ, խարբալ, հոսիչ։

Cribrátion քրայպրէ՛յշըն գ. Մաղումն, խարբալումն։

Crick քրիք գ. Ճռնչիւն կամ ճռնչիւն դրան. կարկամութիւն ջլաց պարանոցի։

Cricket քրի՛քիթ գ. Ծղրիդ. գնդակախաղ. աթոռ ցածանիստ։

Críer քրա՛յըր գ. Քարոզ, մունետիկ։

Crime քրայմ գ. Յանցանք, մեղք, վնաս, չարիք, եղեռն, ոճիր։

Crímeful քրա՛յմֆուլ ած. Յանցաւոր, վնասակար, մեծեղեռն։

Crímeless քրա՛յմլէս ած. Անպարտ, անմեղ, առանց յանցանաց։

Críminal քրի՛մինըլ ած. Յանցանաց, վնասապարտութեան. յանցաւոր, վնասակար, պատժապարտ։

Críminal, գ. Ամբաստանեալ. յանցաւոր, վնասապարտ, պատժապարտ, չարագործ։

Críminally քրի՛մինըլլի մ. Յանցանօք, վնասապարտութեամբ։

Críminalness քրի՛մինըլնէս գ. Յանցաւո-

րութիւն, մեղապարտութիւն, պատժապարտութիւն:

Críminatory քրի՛մինէթըրի ած. Ամբաստանական, ամբաստանութեան:

Críminous քրի՛մինըս ած. Յանցաւոր, եղեռնագործ, չարեացապարտ:

Críminously քրի՛մինըսլի մ. Յանցանօք, պատժապարտութեամբ, չարաչար:

Críminousness քրի՛մինըսնէս գ. Յանցաւորութիւն, յանցանք, պատժապարտութի՛, չարութիւն:

Crímosin քրի՛մօզին գ. Որդան կարմիր, ծիրանի:

Crimp քրիմփ ած. Դիւրաբեկ, դիւրափշրելի. տկար, յողդողդ, դիւրադայթ:

To Crímple քրի՛մփլ բ, ն. Ամփոփել, կծկել, գելուլ, գալարել, խորշոմեցուցանել, կնճռել:

Crímson քրի՛մզըն գ. Որդան կարմիր, ծիրանի. գոյն կարմիր, կարմրութիւն:

To Crímson, բ, ն. Ներկել յորդան կարմիր, ծիրանեգոյն կամ կարմրագոյն ներկել:

Críncum քրի՛նքըմ գ. Թիւրութիւն, խոտորնակութիւն. այլանդակութիւն:

Cringe քրինճ գ. Ծեքծեքումն, տարապայման քաղաքավարութիւն, քծնումն:

To Cringe, բ, ն. Կծկել, կնճռել, խորշոմեցուցանել:

To Cringe, բ, չ. Կծկիլ, կարկամիլ, ծեքծեքիլ, քծնիլ:

Crinígerous քրինի՛ճըրըս ած. Գիսաւոր, վարսաւոր, բաշաւոր, թաւամազ:

Crínkle քրի՛նքլ գ. Սողոսկումն, պտոյտ, շրջան, պատատուած:

To Crínkle, բ, ն. Գալարուն կամ օձապտոյտ գործել:

To Crínkle, բ, չ. Սողոսկիլ, պտոյտքիլ, գնալ, սողալ:

Crínose քրայնօս ած. Գիսաւոր, վարսաւոր, թաւամազ:

Crinósity քրայնօ՛սիթի գ. Գիսաւորութի՛, թաւամազութիւն:

Crípple քրի՛փլ գ. Հաշմ, հաշմանդամ, կաղ, գօսացեալ, խեղ:

To Crípple, բ, ն. Խախտել զանդամս, ծայրաքաղ առնել, հաշմեցուցանել, կաղացուցանել, գօսացուցանել:

Crípplenes քրի՛փլնէս գ. Խեղութիւն, ծայրատութիւն, հաշմութիւն, կաղութի՛:

Crísis քրա՛յսիս գ. Վերջին ճիգն բնութե՛ որոշիչ վիճակի հիւանդին. վտանգաւոր ժամանակ կամ վայրկեան իրացն, վերջին կէտ կամ ճիգն:

Crisp քրիսփ ած. Գանգուր, գալարածոյ, բազմապատիկ. կակուղ, դիւրաթեք, դիւրաբեկ:

To Crisp, բ, ն. Գանգրել, ոլորել. կնճռել, խորշոմեցուցանել, գալարել. գալարուն կամ բազմապատիկ գործել:

Crispátion քրիսփէ՛յշըն գ. Գանգրումն, ոլորումն. գանգուրք, ոլորք, մանուածք:

Críspíng-pin քրի՛սփինկ-փին գ. Երկաթ գանգրելոյ զծերս:

Críspness քրի՛սփնէս գ. Գանգրութիւն, գանգուրք:

Críspy քրի՛սփի ած. Գանգուր, գանգրեալ, ոլորածոյ:

Critérion քրայթի՛րիըն գ. Նշանակ կամ նշան դատման:

Crític քրի՛թիք գ. Քննախնդիր, քննիչ, դատաւոր. դատն քննիչ, պարսաւագէտ:

Crític, ած. Քննութեան գրոց:

Crític, գ. Քննողութիւն գրոց, դատումն, ձեւ դատողական կամ քննողական. քննողութիւն, դատումն:

To Crític, բ, չ. Քննել, դատել, դատաւոր լինել, մանր կրկնել:

Crítical քրի՛թիքըլ ած. Դատողաբար. քննողական, դատողական. դատն, պարսաւագէտ. որոշիչ, յայտնիչ. որոշ, պարզ, յայտնի:

Crítically քրի՛թիքըլլի մ. Քննողաբար, դատողութեամբ, ախրապէս, ըստ օրինի, անվրէպ:

Críticalness քրի՛թիքըլնէս գ. Քննողութիւն, անվրիպութիւն, անայլայլութի՛, զգուշութիւն:

To Críticise քրի՛թիսայզ բ, չ. Քննել, դատել, դատաստան առնել. դատաւոր լինել. պարսաւագէտ լինել, եպերել, ասդամնել:

To Críticise, բ, ն. Դատն դատաւոր կամ քննիչ լինել, պախարակել, պարսաւել:

Críticism քրի՛թիսիզմ գ. Կանոն ուղիղ դատելոյ, ուղիղ դատաստան, դատողութիւն, քննողութիւն. քննութիւն, ուղղութիւն հշտամտութիւն:

Croak քրօք գ. Կանչիւն կամ կարկաչիւն գորտանց և ագռաւուց:

To Croak, բ, չ. Կանչել կամ կարկաչել գորտանց և ագռաւուց:

Cróceous քրօ՛շիըս ած. Քրքմային, քրքմագոյն:

Crocitátion քրօսիթէ՛յշըն գ. Կարկաչիւն կամ ձայն գորտանց և ագռաւուց:

Crock քրօք գ. Պոյան, խեցի, անօթ խեցեղէն:

Cróckery քրօ՛քըրի գ. Խեցեղէն կամ յախճապակեայ անօթք:

Cróeodile քրօ՛քօտայլ գ. Կոկորդիլոս, կոկոդիլոս, ախտեան:

Crócodiline քրօքօտի՛լին ած. Նման կոկորդիլոսի:

Crócus քրօ՛քըս գ. Քրքում։

Croft քրօֆթ գ. Փոքրիկ մարգագետին առ տամբ։

Croisáde կամ Croisádo քրօյսէյտ, քրօյսէյտօ գ. Պատերազմ խաչակրաց (ընդդէմ անհաւատից կամ հերետիկոսաց)։

Cróises քրօյսէզ գ. Խաչակիրք, զօրք խաչակրաց, գունդ խաչակիր զօրաց։

Crone քրօն գ. Մաքի ծերացեալ. պառաւ (ասի 'ի նախատինս)։

Crónet քրօնէթ գ. Մազ աճեցեալ սմբակաւ ձիոյ։

Cróny քրօնի գ. Բազմամեայ բարեկամ կամ ընկեր (ասի ընդ կատակս)։

Crook քրուք գ. Ճանկ. գաւազան կամ ցուպ հովուի. պտոյտ կամ շրջան ոլորտաձև։

To Crook, բ, ն. Ճանկաձև յօրինել, կորացուցանել, թեքել. թիւրել, խոտորեցուցանել։

Cróokback քրուքպէք գ. Սապատողն։

Cróokbacked քրուքպէքտ ած. Սապատողն, կորաքամակ։

Cróoked քրուքէտ ած. Կոր, կորացեալ, թեքեալ, կամարաձև. խոտորնակ, թիւր. բազմապտոյտ, ծամածուռ, թիւրաթեք, գալարուն։

Cróokedly քրուքէտլի մ. Խոտորնակի, առ 'ի շեղ։

Croókedness քրուքէտնէս գ. Կորութիւն, շեղութիւն, խոտորումն, թիւրութիւն։

Crop քրօփ գ. Խածի թռչնոց։

Crop, գ. Կատար, ծայր, գլուխ, գագաթն. հունձք, արմտիք, տոհմականք, արդիւնք, բերք. կութք. կալուբք։

To Crop, բ, ն. Հատանել, կտրել, ծայրատել, կրճատել, խուզել. քաղել, կթել, հաւաքել, ժողովել։

To Crop, բ, չ. Հնձել։

Crópful քրօփֆուլ ած. Յագեալ։

Crópper քրօփփըր գ. Տեսակ ինչ աղաւնոյ մեծակատար։

Crópsick քրօփսիք ած. Հիւանդացեալ յանչափ ուտելոյ։

Crósier քրօժիըր գ. Գաւազան հայրապետական կամ եպիսկոպոսական։

Cróslet քրօսլէթ գ. Խաչ փոքրիկ, խաչիկ։

Cross քրօս գ. Խաչ. նշան խաչին, անատանագրութիւն. խաչափայտ. գիծ կամ նշան խաչաձև կամ խոտորնակի. տանջանք, չարչարանք, տառապանք. դրամ խաչանիշ։ Cross and pile, խաղ ինչ դրամով։

Cross, ած. Խաչաձև, խոտորնակի, ընդ մէջ. հակառակ, ներհակ, ընդդէմ. ձախող, անյաջող, թշուառ, դժբաղդ. խոտորեալ, թիւր, մոլար. անհամբոյր, խեռ, ստահակ, դժնդակ, ժանտ. հակառական, ներհական. փոփոխ (ամուսնութիւն ընդ մէջ երկուց եղբարց և քերց)։

Cross, նխ. Խոտորնակի, հատեալ զմիմեանս. ընդ մէջ, ընդ, անցեալ ընդ մէջ։

To Cross, բ, ն. Հատանել կամ կտրել ընդ մէջ. խաչակնքել. ջնջել, եղծանել. անցանել (ընդ մէջ). խոտորնակի կամ խաչաձև դնել 'ի վերայ միմեանց. արգելուլ, խափանել, խոչ կամ խափան լինել. հակառակել, ընդդիմանալ. ընդդէմ դառնալ, զանցանել, յանցանել, հեռանել, ըմբոստանալ. հակառական կամ ներհական լինել։

To Cross, բ, չ. Կալ խոտորնակի կամ խաչաձև. հակառակիլ։

Cross-bar-shot քրօս-պար-շաթ գ. Ռումբ շղթայակապ։

To Cross-examine քրօս-էքզէմին բ, ն. Առնել քննութիւն 'ի մէջ վկայից, քննել զվկայս, հետազօտել։

Cross-staff քրօս-ըսթէֆ գ. Բարձրաչափ (գործի նաւորդաց՝ որով չափեն զմիջօրէական բարձրութիւն արեգական և աստեղաց)։

Cróssbite քրօսպայթ գ. Խորամանկութիւն, խաբէութիւն, նենգ, դաւ։

To Cróssbite, բ, ն. Խորամանկել, նենգել, դաւել, պատրել, դաւաճանել։

Cróssbow քրօսպօ գ. Բաղխատր։

Cróssbower քրօսպօըր գ. Բաղխատրաձիգ, բաղխատրընկէց։

Cross-grained քրօս-կրէյնտ ած. Որ ունի խոտորնակ թելս կամ երակս, ծամածուռ. թիւր, խեղաթիւր, այլանդակ, անհեթեթ, յետամիտ։

Cróssly քրօսլի մ. Խոտորնակի, հատանելով զմիմեանս. ընդդէմ, հակառակ, ընդ հակառակն. ձախողակի։

Cróssness քրօսնէս գ. Խոտորնակութիւն. թիւրութիւն, յամառութիւն։

Cróssrow քրօսրօ գ. Այբուբենք, այբեբենք. (ռամկօրէն ասի՝ Աուըբ խաչ օվնէս ինչ)։

Crósswind քրօսուինտ գ. Հակառակ կամ կողմնակի հողմն։

Crósswort քրօսուըրթ գ. Բոյս ինչ։

Crotch քրօչ գ. Ճանկ կամ երկժանի։

Crótchet քրօչէթ գ. Կորճ (ըստ երաժշտաց). Նիգ կամ նեցուկ ինչ շինուածոց. փակագիծ ( ). անհեթեթ մտածութիւն. քիմք, հաճոյք։

To Crouch քրաուչ բ, չ. Խոնարհել յերկիր, արկանել զանձն յոտս, պաղատիլ։

Croup քրուփ գ. Գաւակ։

Croupádes քրուփէյտզ գ. Ոստումն ինչ ձիոյ։

Crow քրօ գ. Ագռաւ. ճանկ և խիղք ինչ

երկաթի․ ձայն կամ երգ ագռաւի։ To pluck a crow, կորի մանրակրկիտ լինել, բանակռիւ լինել յոչինչ պէտս։

To Crow, բ, չ. Խօսել հաւու կամ ագռաւու․ մեծաբանել, պանծալ, խրոխտալ։

Crowd *քրաուտ* գ. Խուռն, ամբոխ, խուռն բազմութիւն․ ռամիկ, խուժան․ ջութակ։

To Crowd, բ, ն. Խռնել, խճողել, խառնի խուռն լինել․ մղել, պնդել, նեղել, ճնշել, սեղմել․ խռնիլ։ To crowd sail, պարզել զառագաստս։

To Crowd, բ, չ. Խռնիլ․ մխիլ կամ մտանել յամբոխն։

Crówder *քրաուտըր* գ. Ջութակահար։

Crówfoot *քրօֆութ* գ. Հրանունկ․ տատասկ երկաթի։

Crówkeeper *քրօքիփըր* գ. Խրտուիլակ, խրտուիլ։

Crown *քրաուն* գ. Պսակ․ թագ․ բոլորք ծաղկանց․ յաղթանակ․ թագաւորութիւն, թագաւորական իշխանութիւն․ գագաթն գլխոյ․ կուլակ․ գլուխ, ծայր, գագաթն, արանուն․ բոլորակ կամ շրջանակ գլխարկի․ արծաթի դրամ՝ հինգ շիլինկ․ փառք, պատիւ, շուք, պարծանք․ աւարտ, վախճան, կատարած։

To Crown, բ, ն. Պսակել, թագ կապել․ բոլորել, պատել․ զարդարել, պճնել․ տալ զերաբերին կամ զյաղթանակ․ աւարտել, լնուլ, կատարել, յանգել։

Crównet *քրաունէթ* գ. Փոքրիկ կամ անարգ պսակ․ վախճան կամ պսակ գործոյն, կէտ, նպատակ։

Crówn-impérial *քրաուն-իմփիրիէլ* գ. Ծաղիկ ինչ․ (թագ կայսերական)։

Crównglass *քրաունկլէս* գ. Տեսակ ընտիր ապակւոյ։

Crównpost *քրաունփօսթ* գ. Յեց ինչ 'ի շինուածս։

Crównscab *քրաունսքէպ* գ. Կեղ ինչ 'ի սմբակս ձիոյ։

Crównwheel *քրաունհուիլ* գ. Անիւ ինչ ժամացուցի։

Crównworks *քրաունուըրքս* գ. Մարտկոց ինչ կամ պատուար։

Cróylstone *քրօյլսթօն* գ. Բիւրեղացեալ գաճ։

Crúcial *քրուշըլ* ած. Խաչաձև, խոտորնակի, հատանող միմեանց։

To Crúciate *քրուշիէյթ* բ, ն. Տանջել, չարչարել, նեղել։

Crúcible *քրուսիպըլ* գ. Հալոց ինչ քիմիականաց։

Crucíferous *քրուսիֆըրըս* ած. Խաչակիր, խաչաբարձ։

Crúcifier *քրուսիֆայըր* գ. Խաչահանող։

Crúcifix *քրուսիֆիքս* գ. Խաչ, պատկեր կամ արձան խաչելութեանն Քրիստոսի։

Crucifíxion *քրուսիֆիքշըն* գ. Խաչելութիւն, խաչահանութիւն։

Crúciform *քրուսիֆօրմ* ած. Խաչաձև, որ ունի զձև խաչին։

To Crúcify *քրուսիֆայ* բ, ն. Խաչել, 'ի խաչ հանել, բևեռել 'ի խաչի։

Crucígerous *քրուսիճըրըս* ած. Խաչակիր, խաչաբարձ։

Crud *քրըտ* գ. Տես Curd.

Crude *քրուտ* ած. Հում, անեփ․ անհաս, խակ, տհաս․ խիստ, գաժան, գժնդակ․ անհալ, գժուարամարս․ անկատար, անհարթ․ ապաժաման, տարաժամ։

Crúdely *քրուտլի* մ. Խստիւ, տարաժամ։

Crúdeness *քրուտնէս* գ. Խակութիւն, դժուարամարսութիւն։

Crúdity *քրուտիթի* գ. Անմարսութիւն, դժուարամարսութիւն․ խակութիւն, տհասութիւն։

To Crúdle *քրուտլ* բ, ն. Խտացուցանել, թանձրացուցանել, մակարդել, մածուցանել, սառուցանել։

Crúdy *քրուտի* ած. Խտացեալ, մակարդեալ, սառուցեալ․ խիստ, գժնդակ, ժանտ։

Crúel *քրուէլ* ած. Անգութ, անագորոյն, խիստ, գաժան, գժնդակ։

Crúelly *քրուէլլի* մ. Անողորմ, անխնայ, գազանաբար․ չարաչար, սաստիկ, գժնդակս։

Crúelness *քրուէլնէս* գ. Անգթութիւն, գազանութիւն, խստութիւն։

Crúelty *քրուէլթի* գ. Անգթութիւն, գազանութիւն, վայրագութիւն, խստութիւն։

Crúentate *քրուէնթէյթ* ած. Արիւնաշաղախ, ներկեալ արեամբ։

Crúet *քրուէթ* գ. Շիշ իւղոյ և քացախի։

Cruise *քրուզ* գ. Սրուակ, կանթակ, սաման։

Cruise *քրուզ* գ. Ասպատակութիւն 'ի ծովու։

To Cruise, բ, չ. Ասպատակել 'ի ծովու։

Crúiser *քրուզըր* գ. Հէն ծովու։

Crum կամ Crumb *քրըմ* գ. Մէջ հացի․ կտորակ հացի, փշրանք։

To Crúmble *քրըմպլ* բ, ն. Փշրել, մանրել, խորտակել, կտորել․ բաժանել 'ի մասունս կամ 'ի կտորակս, բրդել։

To Crúmble, բ, չ. Փշրիլ, մանրիլ։

Crúmenal *քրումինէլ* գ. Քսակ, պայուսակ, քուրձ։

Crúmmy *քրըմմի* ած. Կակուղ իբրև զմէջ հացի։

Crump *քրըմփ* ած. Սապատաւոր, կորաքամակ։

To Crúmple քրը՛մփըլ բ. ն. Գալարել, կընճռել, խորշոմեցուցանել:

Crúmpling քրը՛մփլին գ. Տեսակ անալի տան խնձորոյ:

To Crunk կամ to Crúnkle քրընք, քրը՛նքըլ բ. չ. Կանչել կամ ձայն արձակել իբրև զկռունկն:

Crúpper քրը՛փփըր գ. Փոկ գաւակի ձիոյ. գաւակ:

Crúral քրու՛րըլ ած. Բարձից կմ սրունից:

Crusáde կամ Crusádo քրուսէ՛յտ, քրուսէ՛յտօ գ. Տես Croisade. Զօրք կամ պատերազմն խաչակրաց ընդդէմ անհաւատից. դրամ խաչակնիք:

Cruse քրուզ գ. Տես Cruise.

Crúset քրու՛սէթ գ. Քուրայ կամ հալոց ոսկերչաց, բութակ:

Crush քրըշ գ. Ճմլումն, ճնշումն, բախումն:

To Crush, բ. ն. Ճմլել, կոխել, ջարկանել. սեղմել, անդացուցանել, խառացուցանել. իջուցանել 'ի խորս. ընկճել, նուաճել:

To Crush, բ. չ. Ճնշիլ, սեղմիլ, խառնալ, անդանալ:

Crust քրըստ գ. Պատիճ, պատեան, խեցի, կեղև. քոս. թեփ. ծեփ. կոշտ. կեղև հացի կամ կարկանդակի. պատառ կամ կտորակ հացի:

To Crust, բ. ն. Պատենաւորել, պատել, դրուագել, ծածկել, ծեփել:

To Crust, բ. չ. Կեղևանալ, կեղև կամ քոս կապել:

Crustáceous քրըստէ՛յշըս ած. Պատենաւոր, ոզորկապատեան:

Crustáceousness քրըստէ՛յշըսնէս գ. Պատենաւորութիւն:

Crústily քրը՛ստիլի մ. Այլանդակ իմն, անհեթեթս, բրտաբար:

Crústiness քրը՛ստինէս գ. Բրտութիւն, խոշորութիւն. այլանդակութիւն:

Crústy քրը՛ստի ած. Կեղևապատ, պատենաւոր. բիրտ, անտաշ, այլանդակ:

Crutch քրըչ գ. Ցուպ կաղաց կմ հաշմից:

To Crutch, բ. ն. Բռնալ 'ի վերայ ցպոյ իբրև զհաշմանդամ:

Cry քրայ գ. Աղաղակ, ճիչ, ողբ, կոծ. ձայն, գոչիւն, բարբառ. լուր, համբաւ. ձայն ցնծութեան. ձայն մունետիկի. հաջիւն. վոհմակ բարակաց կամ որսորդ շանց:

To Cry, բ. չ. Աղաղակել, գոչել, աղաղակ բառնալ. ճչել. լալ, արտասուել, կոծել. կոչել. կարդալ. քարոզել, հրատարակել. հաչել:

To Cry, բ. ն. Հրատարակել, քարոզել, ազդ առնել:

To Cry down քրա՛յ տաուն բ. ն. Պախարակել, նուաստացուցանել, անուանարկ կամ վատահամբաւ առնել, աղճատել, եղծանել. արգելուլ, խափանել. նուաճել, նկուն առնել:

To Cry out քրա՛յ աուտ բ. չ. Աղաղակել. գանգատ ունել, բողոքել. կշտամբել, յանդիմանել. մեծաձայն քարոզել կամ հրապարակել. յայտնել. յերկունս լինել:

To Cry up քրա՛յ ըփ բ. ն. Գովել, հռչակել, մեծացուցանել, քարոզել. բարձրացուցանել զգին 'ի ձայն մունետիկի:

Cry'al քրա՛յէլ գ. Թռչուն ջրային:

Cry'er քրա՛յըր գ. Տեսակ բազէի:

Cry'ptic կմ Cry'ptical քրի՛փտիք, քրի՛փտիքէլ ած. Գաղտնի, թագուն, անյայտ, ծածկեալ, ծածուկ:

Cry'ptically քրի՛փտիքէլլի մ. Գաղտ, գաղտնաբար, 'ի ծածուկ:

Cryptógraphy քրիփտօ՛կրէֆի գ. Գաղտնագրութիւն, խրթնագրութիւն:

Cryptólogy քրիփտօ՛լըճի գ. Ծածկաբանութիւն, խրթնաբանութիւն, առակաբանութիւն:

Cry'stal քրի՛ստէլ գ. Ակն վանի, վանակն. բիւրեղ:

Cry'stal, ած. Ակնվանեան կամ ակնվանեայ. բիւրեղանման, սառնորակ. ականակիտ, ջինջ, թափանցիկ, լուսափայլ:

Cry'stalline քրի՛ստէլլայն կամ քրի՛ստէլլին ած. Ակնվանեայ. բիւրեղանման. ականակիտ, ջինջ, թափանցիկ, լուսափայլ, պայծառ:

Cry'stalline humour քրի՛ստէլլայն հիւմըր գ. Սառնորակ հիւթ աչաց:

Crystallizátion քրիստէլլիզէ՛յշըն գ. Բիւրեղանալն հիւթոց 'ի ձև աղի. բիւրեղացեալ զանգուած:

To Cry'stallize քրի՛ստէլլայզ բ. ն. Բիւրեղացուցանել:

To Cry'stallize, բ. չ. Բիւրեղանալ:

Cub քըպ գ. Կորիւն (արջու, աղուեսու և կիտի). ձագ կամ զաւակ (ասի 'ի նախատինս):

To Cub, բ. ն. Ծնանիլ կորիւնս կամ ըղձագս:

Cubátion քիուպէ՛յշըն գ. Ընկողմանիլն, բազմումն:

Cúbatory քիու՛պէթըրի ած. Բազմական, որ բազմի կամ ընկողմանի:

Cúbature քիու՛պէթիուր գ. Խորանարդումն (ըստ երկրաչափից):

Cube քիուպ գ. Խորանարդ, կիւբոս:

Cube root կամ Cúbic root քիուպ րուտ, քիու՛պիք րուտ գ. Արմատ խորանարդ:

Cúbeb քիու՛պէպ գ. Պղպեղանման համեմ ինչ:

Cúbic կամ Cúbical քի՛ուպիք, քի՛ուպիքէլ ած. Խորանարդ, խորանարդեան:

Cúbicalness քի՛ուպիքէլնէս գ. Խորանարդութիւն:

Cubículary քիուպի՛քիուլէրի ած. Յարմար առ 'ի բազմիլ կամ առ 'ի ննջել:

Cúbiform քի՛ուպիֆօրմ ած. Խորանարդաձև, 'ի ձև խորանարդի:

Cúbit քի՛ուպիթ գ. Կանգուն, կանգնաչափ:

Cúbital քի՛ուպիթէլ ած. Կանգնաչափ, 'ի չափ միոյ կանգնոյ:

Cúcking-stool քը՛քինկ-ստուլ գ. Պատժարան կանանց անզգամաց:

Cúckold քը՛քօլտ գ. Բոզաւագ, կնակաւատ. շնացող, պոռնիկ:

To Cúckold, բ, ն. Բոզաւագ կամ կնակաւատ առնել, կամ լինել. շնալ, պոռնկիլ:

Cúckoldly քը՛քօլտլի ած. Կնակաւատ, կնամորդի, վատ, անպիտան:

Cúckoldmaker քը՛քօլտմէյքըր գ. Կաւատ, բոզաւագ:

Cúckoldom քը՛քօլտըմ գ. Կնակաւատութիւն, բոզաւագութիւն, կաւատութիւն. շնութիւն, պոռնկութիւն:

Cúckoo քու՛քու գ. Կկու (թռչուն):

Cúckoo-bud կամ Cúckoo-flower քու՛քու-պըտ, քու՛քու-ֆլաուըր գ. Ծաղիկ ինչ:

Cúckoo-spittle քու՛քու-սփիթթըլ գ. Հիւթ ինչ 'ի վերայ բուսոց:

Cúcullate կամ Cúcullated քի՛ուքըլլէյթ, քի՛ուքըլլէյթէտ ած. Կնգղաւոր, վեղարաւոր:

Cúcumber քի՛ուքըմպըր գ. Վարունգ:

Cucurbitáceous քիուքըրպիթէ՛յշըս ած. Դդմաձև:

Cúcurbite քի՛ուքըրպիթ գ. Դդմաձև ապակի անօթ ինչ քիմիականաց:

Cud քըտ գ. Որոճ կենդանեաց: To chew the cud, որոճալ:

Cúdden կամ Cúddy քը՛տտըն, քը՛տտի ած. Անմիտ, ապուշ, թանձրամիտ, գրաստամիտ:

To Cúddle քը՛տտըլ բ, չ. Որջանալ, զօղել:

Cúdgel քը՛ճէլ գ. Գաւազան (առ 'ի հարկանել): To cross the cudgels, մտանել 'ի պարտութիւն, տեղի տալ, պարտութիւն խոստովանիլ:

To Cúdgel, բ, ն. Հարկանել գաւազանաւ, գանել. հարկանել, բախել, ծեծել:

Cúdgel-proof քը՛ճէլ-փրուֆ ած. Որ ոչինչ դրէ զհարուած գանից:

Cúdweed քը՛տուիտ գ. Ականջուկ (բոյս):

Cue քիու գ. Հիւսակ վարսից, վերջք. վերջին բանք կամ նշան դերասանի առ միւսն՝ առ 'ի սկսանիլ. նշան, ակնարկութիւն. կարգ խաղու իւրաքանչիւր խաղոր կաւի. քիմք, հաճոյք մտաց:

Cuérpo քուէ՛րփօ գ. In cuerpo, Ճապկաւ ևէթ, չապկովին:

Cuff քըֆ գ. Ապտակ, կռուփ, հարուած. թեզանազարդ շապկի:

To Cuff, բ, չ. Մարտնչել, կռուիլ:

To Cuff, բ, ն. Ապտակել, կոփել, կռուփահարել, հարկանել, ծեծել. մաքել, ձիրանս արձակել:

Cúirass քու՛իրէս գ. Լանջապանակ, զրահ:

Cuirássier քուիրէսի՛ր գ. Զրահաւոր, սպառազէն, զինեալ:

Cuish քուիշ գ. Բարձապանակ, սռնապանք:

Cúldees քը՛լտիզ գ. Միանձունք ('ի Սկովտիա):

Cúlerage քը՛լըրէյճ գ. Բոյս ինչ. կոչի և Arse-smart.

Cúlinary քի՛ուլինէրի ած. Խոհակերական, խոհակերութեան:

To Cull քըլ բ, ն. Ընտրել, հատընտիր առնել, ծաղկաքաղ առնել, հաւաքել:

Cúller քը՛լլըր գ. Որ ընտրանօք հաւաքէ, ծաղկաքաղ, հատընտիր:

Cúllion քը՛լիըն գ. Խօթամիտ, անարի:

Cúllionly քը՛լիընլի ած. Անարի, վատ, անպիտան:

Cúlly քը՛լլի գ. Անմիտ, խօթամիտ, ապուշ, ծաղրածանակ:

To Cúlly, բ, ն. Խաբել, պատրել, ծաղրածանակ առնել, խայտառակել:

Culmíferous քըլմի՛ֆէրըս ած. Ցօղունաբեր, ծղօտաբեր (բոյս կամ տունկ):

To Cúlminate քը՛լմինէյթ բ, չ. Գագաթնահայեաց լինել, անցանել ընդ միջօրէականն:

Culminátion քըլմինէ՛յշըն գ. Գագաթնահայեցութիւն կամ անցք աստեղ ընդ միջօրէականն:

Culpabílity քըլփէպի՛լիթի գ. Յանցաւորութիւն, պատժապարտութիւն:

Cúlpable քը՛լփէպըլ ած. Յանցաւոր, մեղապարտ, պատժապարտ. արժանի մեղադրութեան, պախարակելի, պարսաւելի:

Cúlpableness քը՛լփէպըլնէս գ. Յանցաւորութիւն, մեղապարտութիւն:

Cúlpably քը՛լփէպլի մ. Յանցանօք, պատժապարտութեամբ, չարաչար:

Cúlprit քը՛լփրիթ գ. Ամբաստանեալ՝ որ կայ առաջի դատաւորին:

Cúlter քը՛լթըր գ. Խոփ. Տես և Coulter.

To Cúltivate քը՛լթիվէյթ բ, ն. Մշակել, գործել զերկիր. 'ի վար արկանել, վարժել, կրթել, յարդարել:

Cultivátion քըլթիվէ՛յշըն գ. Մշակութիւն, երկրագործութիւն. գարման, կրթութիւն, յօրինուած, բարեզարդութիւն:

Cultivátor քըլթիվէ́յթըր գ. Մշակ, երկրագործ. զարգացուցիչ, յառաջացուցիչ:

Cúlture քը́լչուր գ. Մշակութիւն, երկրագործութիւն, հերկ. կրթութիւն, վարժութիւն, զարգացումն, յառաջադիմութիւն:

To Cúlture, ե, ն. Մշակել, հերկել, 'ի վար արկանել:

Cúlver քը́լվըր գ. Աղաւնի:

Cúlverin քը́լվըրին գ. Օձաձեւ թնդանօթ:

Cúlverkey քը́լվըրքի գ. Ծաղիկ ինչ:

Cúmber քը́մպըր գ. Դժուարութի, կընճիռն, տագնապ, նեղութիւն, խափան, խոչ, չփոթ:

To Cúmber, ե, ն. Արգելուլ, խափանել, ընկճել. շաղել, պատառել, դժուարացուցանել, արկանել 'ի կնճիռն, խառնակել. զբաղեցուցանել, պարապեցուցանել:

Cúmbersome քը́մպըրսըմ ած. Նեղիչ, տագնապիչ, ծանր, դժուարին, անտանելի, դըժուարականճիռն. դժուարին 'ի վար արկանել:

Cúmbersomely քը́մպըրսըմլի մ. Նեղութեամբ, դժուարութեամբ, դժուարաւ:

Cúmbersomeness քը́մպըրսըմնէս գ. Նեղութիւն, դժուարութիւն, արգել, խափանումն:

Cúmbrance քը́մպրէնս գ. Բեռն, ծանրութիւն, արգել, խափան, խոչ:

Cúmbrous քը́մպրըս ած. Նեղիչ, տագնապիչ. ծանր, ծանրաբեռն, դժուարին, անտանելի. բազմակնճիռն:

Cúmfrey քը́մֆրի գ. Խոտ ինչ բժշկական:

Cúmin քը́մին գ. Զաման, քեմոն:

To Cúmulate քիու́միուլէյթ ե, ն. Կուտել, հաւաքել, դիզել, բարդել:

Cumulátion քիումիուլէ́յշըն գ. Կոյտ, կուտակութիւն, հաւաքումն:

Cunctátion քընքթէ́յշըն գ. Յապաղումն, դեգերանք, հեղգութիւն:

Cunctátor քընքթէ́յթըր գ. Դանդաղկոտ, հեղգ, յամր:

To cund քընտ ե, չ. Ազդ տանել ձկնորսաց: Տես և Conders.

Cúneal քիու́նիէլ ած. Սեպաձեւ, երիթաձեւ:

Cúneated քիու́նիէյթէտ ած. Սեպացեալ, սեպաձեւ, երիթաձեւ:

Cúneiform քիու́նիիֆորմ ած. Սեպաձեւ, երիթաձեւ. բեւեռաքանդակ գիր:

Cúnner քը́ննըր գ. Խխունջ ծովային:

Cúnning քը́ննինկ ած. Ճարտար, քաջավարժ, հմուտ, ներհուն, արուեստագէտ. խորամանկ, սուտակապատ, հնարագէտ, հնարիմաց:

Cúnning, գ. Ճարտարութիւն, խորամանկութիւն, հնարք, խաբէութիւն, պատրանք, կեղծիք, սուտութիւն. ճարտարութի, հմտութիւն:

Cúnningly քը́ննինկլի մ. Ճարտարութբ, հնարիւք, արուեստիւ, խորամանկութբ, խաբէութեամբ:

Cúnningman քը́ննինկմէն գ. Կիւս, խմչ, քաղդեայ, մոգ:

Cúnningness քը́ննինկնէս գ. Ճարտարութիւն, խորամանկութիւն:

Cup քըփ գ. Բաժակ, ըմպանակ, թաս, սկիհ. նուագ, խրախութիւն, գինեբբուք. կոկոն կամ բաժակ ծաղկանց. սրուակ արեան. անօթ խոր: Cup and can, մտերիմ բարեկամք կամ ընկերք:

To Cup, ե, ն. Մատռուակել. դնել զսրուակ արեան:

Cupbéarer քըփպէ́յրըր գ. Մատռուակ (արքայի):

Cúpboard քը́փպորտ գ. Պատուհան կամ շտեմարան ըմպելեաց և կերակրոց:

To Cúpboard, ե, ն. Մթերել, շտեմարանել, գանձել:

Cupídity քիուփի́տիթի գ. Ցանկութիւն, տարփանք:

Cúpola քիու́փօլէ գ. Գմբէթ, կամար:

Cúppel քը́փփէլ գ. Տես Coppel.

Cúpper քը́փփըր գ. Որ դնէ զսրուակ արեան:

Cúpping-glass քը́փփինկ-կլէս գ. Շիշ կամ սրուակ արեան:

Cúpreous քիու́փրիըս ած. Պղնձի:

Cur քըր գ. Շուն անպիտան:

Cúrable քիու́րէպըլ ած. Բժշկելի, բուժելի, զոր մարթ է բժշկել:

Cúrableness քիու́րէպըլնէս գ. Հնարաւորութիւն առ 'ի բժշկիլ:

Cúracy քիու́րէսի գ. Փոխանորդութիւն ժողովրդապետի:

Cúrate քիու́րէյթ գ. Փոխանորդ ժողովրդապետի. ժողովրդապետ:

Cúrateship քիու́րէյթշիփ գ. Փոխանորդութիւն ժողովրդապետի:

Cúrative քիու́րէթիվ ած. Բժշկական, բուժիչ, դարմանողական:

Cúrator քիու́րէթըր գ. Խնամակալ, տեսուչ, յանձնանձիչ, հոգաբարձու, խնամածու, պաշտպան. խնամակալու որբոց կամ ժառանգաց:

Curb քըրպ գ. Փոքրիկ շղթայ սանձի ձիոյն. սանձ, սանձահարութիւն, արգել, նուաճումն, զուսպ:

To Curb, ե, ն. Սանձել շղթայիւ զբերան ձիոյն. սանձել, սանձահարել, նուաճել, արգելուլ, նուաճել, ընկճել, զսպել:

Curd քըրտ գ. Մածուն, մակարդ կաթին:

To Curd, բ. ն. Մածուցանել, մակարդել, թանձրացուցանել:

To Cúrdle քը՛րտըլ բ. չ. Մածնուլ, մակարդիլ, թանձրանալ:

To Cúrdle, բ. ն. Մածուցանել, մակարդել, խառնուցանել, սառուցանել:

Cúrdy քը՛րտի ած. Մածուցեալ, մակարդեալ, թանձրացեալ:

Cure քիուր գ. Դարման, դեղ. բժշկութիւն, բուժումն. ողջութիւն. ժողովրդապետութիւն:

To Cure, բ. ն. Բժշկել, ապաքինել, դարմանել. խնամ առնել, զգուշանալ:

Cúreless քիու՛րլէս ած. Անբժշկելի, անբուժելի, անդարմանելի, անհնարին:

Cúrer քիու՛րըր գ. Բժիշկ, բուժիչ:

Cúrfew քը՛րֆիու գ. Օրէնք ծածկելոյ ըզհուր 'ի գիշերի. կափարիչ կրակարանի:

Curiálity քիուրիէ՛լիթի գ. Պալատականութիւն:

Curiósity քիուրիօ՛սիթի գ. Հետաքրքրութիւն, խուզողութիւն, հետաքննութիւն. գեղեցկութիւն, չքնաղութիւն. գեղեցիկ կամ ճարտար գիւտ. չքնաղ, նոր, գեղեցիկ կամ զուարճալի ինչ:

Cúrious քիու՛րիըս ած. Հետաքրքիր, հետաքննին. հետամուտ, փութաջան. մանրակրկիտ, բազմայոյզ. զգուշաւոր. գեղեցիկ, նուրբ. չքնաղագիւտ, ցանկալի. խիստ, անաչառ:

Cúriously քիու՛րիըսլի մ. Հետաքրքրութեամբ, հետաքննութեամբ. խնամով, ուշի ուշով. գեղեցիկ իմն, ճարտարութեամբ. զգուշութեամբ:

Curl քըրլ գ. Գանգուրք, խոպոպիք հերաց, վարսք գալարածոյք. ալիք, ծածանումն. ծալք, կրկնուած, պատուած, ոլորք:

To Curl, բ. ն. Գանգրել զհերս. գալարել, ոլորել. յօրինել զխոպոպիս հերաց, խոպոպել. ատամնել, ալեկոծել:

To Cúrl, բ. չ. Գանգրիլ, գալարիլ, խոպոպիլ. ծածանիլ, ծփիլ, դիզանալ. ոլորիլ:

Cúrlew քը՛րլիու գ. Թռչուն ջրային:

Curmúdgeon քըրմը՛ճըն գ. Գծուծ, կծծի, կարկամ, ագահ:

Curmúdgeonly քըրմը՛ճընլի ած. Գծուծ, ագահ, կծծի:

Cúrrant քը՛րրընթ գ. Հաղարջ:

Cúrrency քը՛րրէնսի գ. Շրջան, ընթացք, շրջաբերութիւն. ընդունելութիւն, մուտք (առ ամենեսին). արագութիւն, դիւրութիւն. ընթացք, յաջորդութիւն. յարգ կամ կարծիք հասարակաց. դրամաթուղթ առ. գաղթական անգղիացիս:

Cúrrent քը՛րրէնթ ած. Շրջաբերական, որ անցանէ 'ի մին յայլ. ընդունելի, ընկալեալ հասարակաց հաւանութեամբ, հասարակաց, ընդհանուր. ռամկաց, ժողովրդեան. հասարակ, սովորական. հաւանական. առաջիկայ (ամիս կամ տարի):

Cúrrent, գ. Հոսանք կամ գնացք ջուրց. յորձանք ծովու. ընթացք, յաջորդութի:

Cúrrently քը՛րրէնթլի մ. Յընթացս, անընդհատ. ինքնաբերաբար, ինքնին. հասարակօրէն, ըստ սովորութե, ըստ ռամկաց:

Cúrrentness քը՛րրէնթնէս գ. Շրջան, շրջաբերութիւն, գործածութիւն. սովորութիւն. արագութիւն կամ դիւրութի (արտասանութեան):

Cúrrier քը՛րրիըր գ. Խաղախորդ:

Cúrrish քը՛րրիշ ած. Իբրև շուն անպիտան, անօգուտ, չարասէր, անագորոյն, անհամբոյր:

To Cúrry քը՛րրի բ. ն. Խաղախորդել. հարկանել, ծեծել, գանել. խարազանաւ հարկանել, ձաղկել. շողոքորթել, փաղաքշել:

To curry favour, շնորհս գտանել, սիրելի լինել 'ի ձեռն շողոքորթութեան:

Cúrrycomb քը՛րրիքօմ գ. Քերոց ձիոց:

Curse քըրս գ. Անէծք, նզովք. չարչարանք, վիշտ:

To Curse, բ. ն. Անիծանել. նզովս կարդալ. չարչարել, նեղել, տանջել:

To Curse, բ. չ. Նզովել, անիծել:

Cúrsed քը՛րսէտ ած. Անիծեալ, նզովեալ, գարշելի. անօրէն, պիղծ. տանջող, նեղիչ, անհնարին:

Cúrsedly քը՛րսէտլի մ. Չարաչար, ողորմ, թշուառաբար:

Cúrsedness քը՛րսէտնէս գ. Լինելն անիծեալ կամ նզովեալ, անիծապարտութիւն:

Cúrship քը՛րշիփ գ. Գծծութիւն, անպիտանութիւն, վատթարութիւն:

Cúrsitor քը՛րսիթըր գ. Նուիրակ կմ պատգամաւոր ատենի:

Cúrsorary քը՛րսօրէրի ած. Արագ, շուտափոյթ, հարևանցի, վեր 'ի վերոյ:

Cúrsorily քը՛րսօրիլի մ. Արագ, շտապաւ, 'ի հարևանցի, վեր 'ի վերոյ:

Cúrsoriness քը՛րսօրինէս գ. Ծուլթափութիւն, սակաւ մտադրութիւն:

Cúrsory քը՛րսօրի ած. Արագ, շուտափոյթ, հարևանցի, վեր 'ի վերոյ:

Curst քըրսթ ած. Հեգ, թշուառական. չար, անզգամ, խեռ, անհամբոյր, սատահակ:

Cúrstness քը՛րսթնէս գ. Հեգութիւն, խեռութիւն, չարութիւն, սատահակութիւն:

Curt քըրթ ած. Կարճ. կրճատ, յապաւեալ:

To Cúrtail քը՛րթէյլ բ. ն. Կրճատել, յա-

պատել, կարճել, հատանել, փոքրկացուցանել, նուազեցուցանել։

Cúrtail dog գ. Շուն ագատ։

Cúrtain գ. Վարագոյր, փեղկ, առագաստ, քօղ. միջնորմ երկուց ամբոցաց։ To draw the curtain, ձգել զվարագոյրն, առագաստել, սքօղել, պատել կամ անջրպետել վարագուրաւ. բանալ զվարագոյր, 'ի բաց առնուլ զառագաստն։

Cúrtain-lecture գ. Կշտամբանք կնոջ առ այրն յանկողնի։

To Cúrtain, բ, ն. Արկանել վարագոյր, ծածկել վարագուրաւ, առագաստել, սքօղել։

Cúrtate dístance գ. Անջրպետ ընդ մէջ մոլորակաց (ըստ աստեղաբաշխից)։

Curtátion գ. Անջրպետութիւն ընդ մէջ մոլորակի և արեգական։

Cúrtelasse կամ Cúrtelax գ. Տես Cutlass.

Cúrtsy գ. Տես Courtesy.

Cúrvated ած. Կոր, կորացեալ։

Curvátion գ. Կորութիւն, կորացումն։

Cúrvature գ. Կորութիւն, ծեքութիւն։

Curve ած. Կոր, կորագիծ, աղեղնաձև։

Curve, գ. Կորութիւն, թիւրութիւն։

To Curve, բ, ն. Կորացուցանել, թեքել, կրկնել, թիւրել, խեղաթիւրել։

Cúrvet գ. Կաքաւ, կայթ, խայտանք։

To Curvét բ, չ. Կաքաւել, ոստնուլ, կայթել, խայտալ։

Curvilínear ած. Կորագիծ։

Cúrvity գ. Կորութիւն։

Cúshion կամ գ. Բարձ, բարձկնեար։

Cúshioned ած. Բազմեալ 'ի վերայ բարձի կամ աթոռոյ։

Cusp գ. Եղջիւր մոլորակաց։

Cúspated կամ Cúspidated ած. Սրաձև, սրանկիւն, շեշտաւոր։

Cústard գ. Բաքար, կարկանդակ։

Cústody գ. Պահեստ, արգելան. պահպանութիւն, զգուշութիւն, խնամ, պաշտպանութիւն։

Cústom գ. Սովորութիւն, սովորոյթ. օրէնք, կարգ. գործածութիւն, կրթութիւն. բարք, կենցաղ. սովորութիւն գնելոյ յումեքէ. իրաւունք, մաքս, հարկ, բաժ։

Cústomhouse գ. Մաքսատուն, մաքսանոց։

Cústomable ած. Սովորական, յաճախ։

Cústomableness գ. Սովորութիւն, յաճախութիւն։

Cústomably մ. Ըստ սովորութեան, ըստ օրինաց։

Cústomarily մ. Սովորաբար, ըստ յաճախ գործածութեան։

Cústomariness գ. Սովորութիւն, յաճախ գործածութիւն, յաճախութիւն։

Cústomary ած. Սովորական, ըստ սովորութեան, ըստ օրինաց. յաճախ, հասարակ, գործածական։

Cústomed ած. Սովորական, հասարակ։

Cústomer գ. Յաճախորդ ('ի վաճառատեղիս)։

Cústrel գ. Վահանակիր, զինակիր. անօթ ինչ գինւոյ։

Cut գ. Հատումն. հատուած, կտրոն. պատառուած, վէրք. ջրանցք, ջրադարձ. մասն, կտոր. պատառ, չերտ. ելկոր, կաղերտ. վիճակընկեցութիւն. ընդ կարճոյ ճանապարհ, հատումն ճանապարհի. փորուած, փորագրութիւն. քանդակ, պատկեր. հատումն կամ բաժանումն թղթոյ 'ի խաղս. ձև, օրինակ, չափ. յիմար, անմիտ, ապուշ։ Cut and long tail, ամենեքին առ հասարակ։

Cut, ած. Պատրաստեալ առ 'ի պէտս, յօրինեալ, հարթ։

To Cut, բ, ն. Հատանել, կտրել, յօշել, կտրատել, կոտորել. փորագրել, քանդակել. ընդ մէջ հատանել, ճեղքել, անցանել. խոցել կամ վիրաւորել զսիրտն. բաժանել կամ զատանել (զթուղթ խաղուն). սղոցել. հնձել. հերկել, արօրադիր առնել։ To cut down, կոտորել, ընկենուլ 'ի վայր. զգետնել, նկուն առնել, յաղթահարել։ To cut off, հատանել, զատանել. բառնալ, ջնջել, եղծանել, սպանանել. 'ի բաց առնուլ. արգելուլ, խափանել. կարճել, համառօտել։ To cut out, հատանել, տաշել, կոփել. կազմել, շինել, յօրինել. հատանել, զրկել, 'ի բաց առնուլ. ջնջել, եղծանել, կորուսանել։ To cut short, կարճել, լռեցուցանել. բառնալ, նուազեցուցանել։ To cut up, հատանել, յօշել, յօշոտել. քանդել, արմատաքի խլել։

To Cut, բ, չ. Անցանել ընդ մէջ, ելանել. բուսանիլ կամ ցցուիլ (ատամանց տղայոց). հատանել զքար. խառնիլ ընդ միմեանս (սրունից ձիոյ)։

Cutáneous քիւթէ́յնիըս ած. Մորթոյ։

Cúticle քիւ́թիքըլ գ. Մաշկ, միզն. սեր (հեղանիւթոյ)։

Cutícular քիւթի́քիւլըր ած. Մաշկային։

Cuth քըթհ գ. Ճարտարութիւն, իմաստութիւն, հանճար։

Cútlass քը́թլէս գ. Սուսեր կամ դանակ մեծ, թուր։

Cútler քը́թլըր գ. Կորոցավաճառ, դանակավաճառ, որ յօրինէ դանակս կամ կորոցս։

Cútpurse քը́թփըրս գ. Քսակահատ, գող։

Cútter քը́թթըր գ. Հատանող. կորցնուակ սրընթաց. ատամունք։

Cut-throat քը́թ-թհրօթ գ. Մարդասպան, աւազակ, սրիկայ։

Cut-throat, ած. Մարդախողխող, անողորմ։

Cútting քը́թթինկ գ. Հատուած, կտրօն։

Cúttle քը́թթըլ գ. Կաղամար (ձուկն)։

Cuttle, գ. Զազրախօս, չարաբերան։

Cy'cle սա́յքըլ գ. Շրջանակ, բոլորակ, ծիր. շրջան, պարբերութիւն, ընթացք, հոլովումն։

Cy'cloid սա́յքլօյտ գ. Բոլորաձեւ կամ բոլորակաձեւ (բառ երկրաչափից)։

Cyclóidal սայքլօ́յտէլ ած. Բոլորաձեւեան։

Cyclopaédia սայքլօփի́տիէ գ. Ներշրջանակք կամ ընթացք գիտութեանց։

Cy'gnet սի́կնէթ գ. Ձագ կարապոյ կամ պօրի։

Cy'linder սի́լինտըր գ. Գլան։

Cylíndric կամ Cylíndrical սիլի́նտրիք, սիլի́նտրիքէլ ած. Գլանաձեւ։

Cymár սիմա́ր գ. Զգեստ նրբանիւթ։

Cymátium սիմէ́շըմ գ. Մասն ինչ ծնօտից շինուածոյ։

Cy'mbal սի́մպէլ գ. Տաւիղ։

Cynánthropy սինէ́նթհրօփի գ. Շնամարդութիւն, (կատաղի յիմարութիւն)։

Cynegéticks սինիճէ́թիքս գ. Որսորդութիւն 'ի ձեռն շանց։

Cy'nic սի́նիք գ. Կինիկեան իմաստասէր. խորթաբարոյ, մարդատեաց, խածատիչ։

Cy'nic կամ Cy'nical սի́նիք, սի́նիքէլ ած. Շնական, մոլի, խածատիչ։

Cy'nosure սի́նօշուր կամ սա́յնօշուր գ. Փոքր արջ, աստղ բեեռական։

Cy'press-tree սա́յփրէս-թրի գ. Նոճի, կիպարիս։

Cy'prus սա́յփրըս գ. Պաստառակալ կիպրացի։

Cyst կամ Cy'stis սիսթ, սի́սթիս գ. Քսակ կամ պարկ հիւթոյ 'ի մարմնի։

Cy'stic սի́սթիք ած. Ամփոփեալ 'ի քսակի կամ 'ի պարկի։

Cystótomy սիսթօ́թօմի գ. Քսակահատութիւն կամ պարկահատութիւն։

Czar զար գ. Կայսր Ռուսաց կամ Մոսկովաց։

Czarína զէրի́նէ գ. Կայսրուհի Ռուսաց։

D

D տի Տ։ Չորրորդ և բաղաձայն տառ այբուբենացն Անգղիացւոց։

Da capo. Վերստին կամ կրկնումն, (բառ երաժշտաց)։

Dab տէպ գ. Փոքրիկ զանգուած կամ գունտ կակուղ իրաց. հեղիկ հարուած ապտակի կամ կակուղ իրաց. վաճանաձուկն. ճարտար կամ արուեստագէտ (բառ ռամկաց)։

To Dab, բ, ն. Հեզիկ հարկանել։

Dab-chick տէ́պ-չիք գ. Թռչուն ինչ ջրային։

To Dábble տէ́պպըլ բ, ն. Շաղախել, թաթաւել, սրսկել, մխել։

To Dábble, բ, չ. Լողալ, ուռգանիլ, թաթաւիլ, ընկղմիլ. մխիլ. առնել ինչ վէր 'ի վերոյ կամ 'ի հարևանցի, ոչ թափանցել 'ի խորս։

Dábbler տէ́պլըր գ. Որ խաղայ կամ մխրճի 'ի ջուրս, ջրասուզակ. որ ոչ քաջ միջամուխ լինի։

Dace տէյս գ. Ձուկն ինչ գետոյ։

Dáctyle տէ́քթիլ գ. Մատղն (բառ տաղաչափից)։

Dad կամ Dáddy տէտ, տէ́տտի գ. Տատայ, հայր (բառ տղայոց)։

Daédal տի́տէլ ած. Խայտախարի, խայտաճամուկ, երփն երփն, պէսպէս։

Dáffodil, Daffodílly կամ Daffodowndílly տէ́ֆֆօտիլ, տէֆֆօտի́լլի, տէֆֆօտաունտի́լլի գ. Բոյս ինչ, մկնախ։

To Daft տէֆթ բ, ն. Մերժել, 'ի բաց ընկենուլ, առ ոչինչ գրել։

Dag տէկ գ. Դաշնակ, դաշոյն. ատրճանակ, հրացան։

To Dag, բ, ն. Աղտեղել, շաղախել, ընկղմել 'ի ջուր։

Dágger տէ́կկըր գ. Դաշնակ, դաշոյն. դաշնակաձև նշան (†) տպագրողաց։

Dággersdrawing տէ́կկըրզտրօյինկ գ. Յարձակումն դաշնակաւ կամ բռնութեամբ։

To Dággle տէ́կկըլ բ, ն. Ընկղմել, ուռգանել, շաղախել, թաթաւել, ուռգանել։

To Dággle, բ, չ. Ընկղմիլ, շաղախիլ, թաթաւիլ:

Dággledtail կամ Dággletail տէկկըլտէյլ ած. Աղտեղեալ, շաղախեալ, աղմալից:

Dáily տէյլի ած. Օրական, հանապազորդ, օր ըստ օրէ: [օր ըստ օրէ:

Dáily, մ. Զօր ամենայն, զօրհանապազ,

Dáintily տէյնթիլի մ. Գեղեցիկ իմն, վայելուչ. քաղցրութեամբ, ըստ հաճոյս:

Dáintiness տէյնթինէս գ. Քաղցրութիւն, փափկութիւն, համեղութիւն. վայելչութիւն, բարութիւն. ձանձրութիւն, յագեցումն:

Dáinty տէյնթի ած. Համեղ, քաղցր, ախորժակ. փափուկ, փափկասուն, գիրգ, քնքուշ. ընտիր, գեղեցիկ, ցանկալի:

Dáinty, գ. Համեղութիւն, փափկութիւն. համադամք:

Dáiry տէյրի գ. Արհեստ յօրինելոյ ըղկաթնեղէնս. տեղի յօրինելոյ զկաթնեղէնս. արօտ կաթնաբեր կենդանեաց:

Dáirymaid տէյրիմէյտ գ. Աղախին կարգեալ 'ի վերայ կաթնեղինաց:

Dáisy տէյզի գ. Ծաղիկ ինչ գարնայնի:

Dale տէյլ գ. Ձոր, հովիտ:

Dálliance տէլլիէնս գ. Գգուանք, խանդաղատանք, կաթոգին սէր, խաղ. գեգերանք, յապաղումն, յամեցումն. խաղ կամ զուարճաբանութիւն ընդ կնոջ:

Dállier տէլլիըր գ. Կատակասէր, կատակախօս, ծաղրածու:

Dállop տէլըփ գ. Փունջ կամ գունտ:

To Dálly տէլլի բ, չ. Խաղալ, զուարճանալ, զբօսնուլ. խաղալ ընդ կնոջ. խայտալ, ոստնուլ, կայթել. զուարճաբանել, խօսել ընդ կատակս. գեգերիլ, յամենալ, ժամավաճառ լինել:

To Dálly, բ, ն. Խաղ առնել, ժամավաճառ լինել, յամեցուցանել:

Dam տէմ գ. Մայր (անասնոց):

Dam, գ. Թումբ կամ սահմանք գետոց:

To Dam, բ, ն. Սահմանափակ առնել, թմբով փակել, փակել, արգելուլ, խնուլ, խցանել:

Dámage տէմիճ գ. Վնաս, կորուստ. տոյժ, տուգանք, փոխարէն մնասու:

To Dámage, բ, ն. Վնասել, մնաս կամ չարիս հասուցանել:

To Dámage, բ, չ. Վնասիլ, տուժել:

Dámageable տէմիճէպըլ ած. Որում մարթ է մնասիլ կամ տուժիլ. մնասակար, չար:

Dámascene տէմըզըն գ. Տլոր դամասկեան:

Dámask տէմըսք գ. Դամասկեան կերպաս, դիպակ դամասկացի:

To Dámask, բ, ն. Ծաղկազարդ յօրինել իբրև զդիպակ դամասկեան.

Dámask-rose տէմըսք-րօզ գ. Վարդ դամասկեան:

Dámaskening տէմըսքընին գ. Ագոյց արծաթոյ կամ ոսկւոյ 'ի վերայ երկաթոյ՝ առ 'ի զարդ:

Dame տէյմ գ. Տիկին, բամբիշ, մեծուհի. տան տիկին:

Dames-violet տէյմզ-վայօլէթ գ. Ազգ մանուշակ ծաղկան:

To Damn տէմ բ, ն. Դատապարտել. դատապարտ առնել, պարտաւորել. մեղապարտ լինել, անգոսնել, պարսաւել:

Dámnable տէմնէպըլ ած. Դատապարտելի. պախարակելի, չար:

Dámnably տէմնէպլի մ. Արժանի դատապարտութեան. ատելութեամբ:

Damnátion տէմնէյշըն գ. Դատապարտութիւն, կորուստ յաւիտենական:

Dámnatory տէմնէթըրի ած. Դատապարտութեան, դատապարտիչ:

Dámned տէմտ կամ տէմնէտ ած. Դատապարտելի, գարշելի, ատելի, չար, մնասակար, պարսաւելի:

Damnífic տէմնիֆիք ած. Եղծիչ, մնասիչ, մնասակար, կորստական:

To Dámnify տէմնիֆայ բ, ն. Վնասել, տուգանել, պատճառ լինել մնասու կամ կորստեան:

Dámningness տէմնինկնէս գ. Վնասակարութիւն, չարութիւն:

Damp տէմփ ած. Խոնաւ, տամուկ, դէճ. նկուն, կորակոր, վհատեալ, աճաբեկ:

Damp, գ. Խոնաւութիւն, գիճութիւն. մնասակար շոգիք կամ գոլորշիք ելեալ յերկրէ. կորանք, վհատութիւն, աճաբեկութի:

To Damp, բ, ն. Խոնաւացուցանել, տամկացուցանել. վհատեցուցանել, աճաբեկ առնել. ընկճել, նկուն առնել. տկարացուցանել, թուլացուցանել:

Dámpishness կամ Dámpness տէմփիշնէս, տէմփնէս գ. Գիճութիւն, խոնաւութիւն, տամկութիւն:

Dámpy տէմփի ած. Տխրագին, թանձրամած, վհատեցուցիչ:

Dámsel տէմզէլ գ. Օրիորդ, բամբիշ մանկամարդ. օրիորդ բամբշաց, մեծազգի նաժիշտ. աղջիկ գիւղական գեղեցիկ տեսանելով:

Dámson տէմզըն գ. Տես Damascene.

Dan տէն գ. Տէր (պատուանուն ինչ առ նախնիս):

Dance տէնս գ. Կաքաւ, պար:

To Dance, բ, ն. Կաքաւեցուցանել, ոստուցանել, ցնցել:

To Dance, բ, չ. Կաքաւել, պարս բոլորել. պարանցիկ լինել:

To Dance attendance, բ, չ. Սպասել յաճախութեամբ, մնալ առ դուրս:

Dáncer տէ՛նսըր գ. Կաքաւիչ, պարան_ ցիկ, պարաւոր:

Dáncingmaster տէ՛նսինկմասթըր գ. Ուսուցիչ կաքաւու:

Dáncingschool տէ՛նսինկսքուլ գ. Կրթարան կաքաւու:

Dandelíon տէնտիլա՛յըն գ. Բոյս ինչ (Leontodon).

Dándiprat տէ՛նտիփրէթ գ. Թզուկ, գաճաճ, կարճահասակ. ողորմելի, փանաքի:

To Dándle տէ՛նտըլ բ, ն. Ճօճել կամ տատանել զմանուկն 'ի վերայ բազկաց կամ ծնգաց. գգուել, փայփայել. յապաղել, ժամավաճառ լինել:

Dándler տէ՛նտլըր գ. Որ տատանէ կամ գգուէ զմանուկն:

Dándruff տէ՛նտրըֆ գ. Թեփ գլխոյ:

Dánewort տէ՛յնուըրթ գ. Թուփ ինչ գարշահոտ:

Dánger տէ՛նճըր գ. Վտանգ, վտանգ կորըստեան:

To Dánger, բ, ն. Վտանգել, արկանել 'ի վտանգ, դնել 'ի վտանգի:

Dángerless տէ՛նճըրլէս ած. Անվտանգ, ապահով, առանց վտանգաց:

Dángerous տէ՛նճըրըս ած. Վտանգաւոր, վտանգալից, բազմավտանգ:

Dángerously տէ՛նճըրըսլի մ. Վտանգաւ, չարաչար, կարի յոյժ, յանհնարինս:

Dángerousness տէ՛նճըրըսնէս գ. Վտանգաւորութիւն, վտանգ:

To Dángle տէ՛նկըլ բ, չ. Կախիլ, կախեալ կալ, տատանիլ, ճօճիլ. քծնիլ զկանամբ:

Dángler տէ՛նկլըր գ. Որ քծնի զկանամբ, կնամարդի:

Dank տէնք ած. Խոնաւ, տամուկ, գէճ, գիճին, թացեալ:

Dánkish տէ՛նքիշ ած. Սակաւ մի խոնաւ, տամուկ, գիճին:

To Dap տէփ բ, չ. Սուզանիլ կամ ընկղմիլ 'ի ջուր:

Dapátical տէփէ՛թիքէլ ած. Բազմախորտիկ, մեծահաց, բազմահարկի:

Dápper տէ՛փփըր ած. Կարճահասակ և աշխոյժ:

Dápperling տէ՛փփըրլին գ. Կարճիկ, կարճահասակ:

Dápple տէ՛փփըլ ած. Խայտ, ճամուկ:

To Dápple, բ, ն. Խայտաճամուկ կամ երփն երփն յօրինել, գունագեղ զարդարել:

Dar կամ Dart տար, տարթ գ. Տ. Dace.

Dare տէյր գ. Ձայն, հրաւէր, գրգիռ:

To Dare, բ, ն. (Կատարեալ ժամանակն լինի I dared). Յառաջ կոչել, ձայն տալ, գրգռել, խրոխտալ: To dare larks, որսալ զարտոյտս 'ի ձեռն ապակւոյ կմ՛ խատղելոյ:

To Dare, բ, չ. (Կատարեալ ժամանակն լինի I durst). Համարձակիլ, իշխել, յանդգնիլ. ձեռներէց լինել, վստահ լինել, ոչ երկնչել:

Dáreful տէ՛յրֆուլ ած. Լի քաջութեամբ, անվեհեր:

Dáring տէ՛յրին ած. Համարձակ, յանդուգն, անվեհեր, աներկիւղ:

Dáringly տէ՛յրինկլի մ. Յանդուգն, յանդգնաբար, համարձակ, ժպրհութեամբ, լրբաբար:

Dáringness տէ՛յրինկնէս գ. Յանդգնութիւն, ժպրհութիւն, կարի իմն համարձակութիւն:

Dark տարք ած. Խաւարային, նսեմ, աղջամղջին, անլոյս. մթագոյն, մութ. կոյր, խաւարեալ աչօք. անթափանցիկ, դիմահար. խրթին, աղօտ, դժուարիմաց. տգէտ, աննշան. տխուր, տխրագին:

Dark, գ. Խաւար, աղջամուղջ, մթութիւն. անչքութիւն, անարգութիւն, նըւաստութիւն:

To Dark, բ, ն. Խաւարեցուցանել, մթացուցանել:

To Dárken տա՛րքըն բ, ն. Խաւարեցուցանել, նսեմացուցանել, աղօտացուցանել, մթացուցանել:

To Dárken, բ, չ. Խաւարիլ, նսեմանալ, աղօտանալ, մթագնիլ, ստուերանալ:

Dárkling տա՛րքլին ած. Խաւարազգեաց, նսեմազգեաց, մթազգեաց:

Dárkly տա՛րքլի մ. Ի մթան, ընդ մութ, աղօտաբար, ընդ աղօտ, նսեմութեամբ, ընդ խաւար:

Dárkness տա՛րքնէս գ. Խաւար, աղջամուղջ, մութ. անթափանցկութիւն, դիմահարութիւն. նսեմութիւն; մթութիւն, աղօտութիւն. տգիտութիւն, խաւար տգիտութեան. ծածկութիւն, անստուգութիւն. իշխանութիւն սատանայի:

Dárksome տա՛րքսըմ ած. Խաւարչտին, նսեմ, մթին, մթագին, ստուերամած, անլոյս, մթազգեաց:

Dárling տա՛րլին ած. Սիրելի, սիրով սիրեցեալ:

Dárling, գ. Կաթոգին սիրելի, սիրելի որդի, մտերիմ բարեկամ:

To Darn տարն բ, ն. Կարկատել, նորոգել, հիւսել:

Dárnel տա՛րնէլ գ. Որոմն:

To Dárrain տա՛րրէյն բ, ն. Ճակատեցուցանել, կարգել, կազմել զզօրս 'ի պատերազմ. խրախուսել 'ի մարտ:

Dart տարթ գ. Նիզակ, գեղարդն, տէգ. նետ, սլաք:

To Dart, բ, ն. Ձգել, ընկենուլ, արձակել:

To Dart, բ, չ. Խաղալ, գնալ կամ սլանալ իբրև զնիզակ:

Dash դէշ գ. Հարուած, բաղխումն, խառնուած, խառնուրդ. գիծ 'ի նշանակ դադարման կամ թողլոյ ինչ 'ի բաց (—). ցայտ, շաչիւն, խոխոջմունք. անդամ, նուագ:

Dash, մ. Ցայտմամբ կամ խոխոջալով:

To Dash, բ, ն. Ընկենուլ, ձգել, հարկանել, բաղխել. մանրել, խորտակել, ջախջախել. սրսկել, ցօղել, ոռոգանել. աղտեղել, շաղախել. պղտորել, յուզել. խանգարել, այլայլել. տուէրագրել, հանել զուրուականն. եղծանել, ջնջել, աւերել. յամօթ առնել, ամաչեցուցանել. ապշեցուցանել, զահի հարկանել:

To Dash, բ, չ. Ընդհարկանիլ, բաղխիլ, խորտակիլ. ցայտել, շառաչել, խոխոջալ. արկանել զանձն կամ մխիլ բռնութեամբ:

Dástard դէստէրդ գ. Երկչոտ, վեհերոտ, անարի, վատ, վատասիրտ:

To Dástard կամ Dástardise դէստէրդայզ բ, ն. Զարհուրեցուցանել, ահ արկանել, ահաբեկ առնել:

Dástardly դէստէրդլի ած. Երկչոտ, վեհերոտ, անարի, վատասիրտ:

Dástardy դէստէրդի գ. Երկչոտութիւն, վատասրտութիւն:

Dátary դէյթէրի գ. Թուականագիր (պաշտօնեայ 'ի Հռոմ):

Date դէյթ գ. Թուական նամակաց. ժամանակ. ժամադրութիւն, պայման. աւարտ, վախճան. տեւողութիւն, մշանջենաւորութիւն, յաւիտեան. արմաւ (պտուղ):

Date-tree, գ. Արմաւենի: Տես Palm.

To Date, բ, ն. Դնել զթուականն, նշանակել զթուական կամ զժամանակ իրացն:

Dáteless դէյթլէս ած. Առանց թուականի, առանց որոշելոյ զժամանակն, անորոշ, անպայման:

Dátive դէյթիվ ած. Տրական (հոլով):

To Daub դօբ բ, ն. Ծեփել, պատել, օծանել, բռել. խաշոր կամ անարուեստ նըկարել. յօրինել, պճնել, սեթեւեթել. պաճուճել, կեղծել. շողոքորթել, մարդելուզել:

To Daub, բ, չ. Կեղծաւորիլ, առ երեսս ձեւանալ, ծածկել:

Dáuber դօբըր գ. Որ ծեփէ կամ օծանէ. անարուեստ նկարիչ. շողոքորթ, մարդելոյզ:

Dáuby դօբի ած. Մածուցիկ, կաւական, թանձր:

Dáughter դօթըր գ. Դուստր. կին. զաւակ (ըստ բանաստեղծից). դուստր խոստովանահօր կամ հոգեւոր դուստր: Daughter-in-law, նու, հարսն: God-daughter, սան (կնքահօր կամ կնքամօր): Grand-daughter, դուստր որդւոյ կամ դստեր, թոռն, թոռնեակ, թոռնիկայ:

To Daunt դանթ բ, ն. Դողացուցանել, զարհուրեցուցանել, ընկճել:

Dáuntless դանթլէս ած. Աներկիւղ, անվեհեր, քաջասիրտ:

Dáuntlessness դանթլէսնէս գ. Աներկիւղութիւն, արիութիւն, քաջասրտութիւն:

Daw դօ գ. Տեսակ ինչ ագռաւու:

Dawk դօք գ. Կտրուած կամ քակուած թելք յաստայնանկս:

To Dawk, բ, ն. Կտրել զկտաւն առ 'ի նշան:

Dawn դօն գ. Արշալոյս, այգ, ծագումն առաւօտու, առաւօտ. ծագումն, սկիզբն:

To Dawn, բ, չ. Լուսանալ, այգ լինել, ծագել առաւօտու. ծագել կամ փայլել ընդ աղօտ. զարգանալ:

Day դէյ գ. Տիւ, ցերեկ. օր. լոյս տուընջեան. ժամանակ, դար. կեանք. օր պատերազմի, պատերազմ. պայմանեալ ժամանակ, ժամանակակէտ. օր յիշատակի, տօն: From day to day, յօրէ յօր, օր ըստ օրէ: Day by day, զօր ամենայն, օր ըստ օրէ, օր քան զօր: The next day, 'ի վաղիւն, յերկրորդում աւուր: Every other day, օր ընդ մէջ, երկուս աւուրս միանգամ: All the day long, զօրն ողջոյն: To this day, մինչեւ ցայսօր: The day before yesterday, յեռանդն, յառաջ քան զերիս աւուրս:

To-Day, մ. Այսօր, 'ի սմին աւուր, 'ի ներկեան աւուրս:

Dáybed դէյբէդ գ. Բազմոց, բազմարան, բազմական. (անկողին տուընջեան):

Dáybook դէյբուք գ. Օրական հաշուեգիրք վաճառականաց. (օրագիրք):

Dáybreak դէյբրէյք գ. Արշալոյս, այգ, արեւագալ, առաւօտ:

Daylábour դէյլէբըր գ. Աշխատութիւն կամ վաստակք աւուրն:

Daylábourer դէյլէբըրըր գ. Օրական գործաւոր կամ մշակ, վարձուոր օրական:

Dáylight դէյլայթ գ. Լոյս տուընջեան:

Dáylily դէյլիլի գ. Տես Asphodel.

Dáysman դէյզմէն գ. Միջնորդ դատաւոր:

Dáyspring դէյսփրինկ գ. Այգ, արշալոյս, առաւօտ, ծագումն լուսոյ տուընջեան:

Dáystar դէյսթար գ. Արուսեակ, լուսաբեր, աստղ առաւօտեան:

Dáytime դէյթայմ գ. Տիւ, ցերեկ:

Dáywork դէյուըրք գ. Գործք կամ վաստակք աւուրն:

To Daze դէյզ բ, ն. Խաւարել զաչս, շլացուցանել:

Dázied դէյզիտ ած. Պալարագեղ, կանաչացեալ, ծաղկագեղեալն:

To Dázzle դէզզըլ բ, ն. Խաւարել զաչս, շլացուցանել, մթագնել:

To Dázzle, բ, չ. Խաւարիլ կամ մթագնիլ աչաց:

Déacon դիքն գ. Սարկաւագ. պաշտօնեայ, վերակացու:

Déaconess դիքընէս գ. Սարկաւագուհի:

Déaconry կամ Déaconship դիքընրի, դիքընշիփ գ. Սարկաւագութիւն:

Dead դէտ ած. Մեռեալ, անշնչացեալ. անզգայ, թմրեալ. անշարժ, անգործ. պարապորդ, դատարկ, ունայն. անօգուտ, ընդունայն, անտաշ, անպիտան. խափանեցեալ, անցքացեալ. լռին, անշշունջ. նսեմ, մթին, ախուր. անձայն, նուաղ. անեռանդն, ցամաքեալ. թոյլ, անախորժ, անհամ. անբնակ, ամայի. անզօր, ակար. մեռեալ ըստ հոգւոյ. չիջեալ. խուլ:

The Dead, գ. Մեռեալ, դի անկենդան:

Dead, գ. Խոր գիշեր կամ ձմեռն:

To Dead, բ, չ. Տկարանիլ, կորուսանել զեռանդն կամ զզօրութիւն, թուլանալ, թօշնիլ:

To Dead կամ to Déaden դէտ, դէտն բ, ն. Բառնալ զզօրութիւնն, թուլացուցանել, տկարացուցանել:

Dead-doing դէտ-դուին ած. Մահաբեր, ապականարար, կորստական, սատակիչ:

Dead-lift դէտ-լիֆթ գ. Օրհաս մահու, վերջին տագնապ:

Déadly դէտլի ած. Մահաբեր, մահահրաւէր, մահառիթ, կորստական. անհաշտ, ոխերիմ, սաստիկ, անհնարին:

Déadly, մ. Իբրև զմեռեալ կամ անշնչացեալ. առ 'ի մահ, չարաչար. յանհնարինս, կարի իմն, սաստիկ, մահուչափ:

Déadness դէտնէս գ. Հովութիւն, ցամաքութիւն. թմբրութիւն, նուաղումն. թուլութիւն, տկարութիւն, նուաղութի՛:

Dead-nettle դէտ-նէթթլ գ. Բոյս ինչ, աղեղնձի. կոչի և Archangel.

Dead-reckoning դէտ-րէքընին գ. Հաշիւ ինչ ընթացից նաւու:

Deaf դէֆ ած. Խուլ, անլուր. խլացեալ. նուաղ, աղօտաձայն, լռին:

To Deaf կամ to Déafen դէֆ, դէֆն բ, ն. Խլացուցանել:

Déafly դէֆլի մ. Խլութեամբ. լռին, լռելեայն:

Déafness դէֆնէս գ. Խլութիւն. անունկնդրութիւն, անլսողութիւն:

Deal դիլ գ. Մասն. չափ, քանակութի. բաշխումն կամ բաժանումն թղթոց 'ի խաղու. եղևնի: A great deal, բազում, բազումս, բազմօք:

To Deal, բ, ն. Բաշխել, մատակարարել. բաժանել. սփռել, ցրուել, ցանել. բաժանել կամ բաշխել զթուղթս 'ի խաղու:

To Deal, բ, չ. Վաճառել, շահավաճառ լինել, առնել առուտուր. միջնորդ լինել. վարել, 'ի կիր արկանել. առնել, գործել: To deal by, վարել, 'ի կիր արկանել: To deal in, խառնել զանձն, միջամուխ լինել, վարել: To deal with, վարել, 'ի կիր արկանել, առնել. վիճել, հակառակել, հակառակ հանդիմանալ:

To Deálbate դիէլպէյթ բ, ն. Սպիտակացուցանել:

Dealbátion դիէլպէյշն գ. Սպիտակութիւն. սպիտակացուցանելն:

Déaler դիլըր գ. Գործունեայ, մատակարար. վաճառական. բաշխող կամ բաժանող թղթոյն 'ի խաղու:

Déaling դիլին գ. Գործ, գործառնութիւն, արարք. միջնորդութիւն. չափ, եղանակ վարելոյ, ընթացք, գնացք. վաճառք, առուտուրք:

Deambulátion դիէմպիուլէյշն գ. Զբօսանք, գնացք, ճեմք:

Deámbulatory դիէմպիուլէթըրի ած. Ճեմելի, առ 'ի պէտս ճեմելոյ կամ գնալոյ, ճեմական:

Dean դին գ. Նախերէց, գահերէց, երիցապետ:

Déanery դինըրի գ. Նախերիցութիւն. պաշտօն նախերիցու. եկամուտ նախերիցու. տուն նախերիցու:

Déanship դինշիփ գ. Նախերիցութիւն:

Dear դիր ած. Սիրելի, քաղցր, հաճոյ, ցանկալի, պատուական. ծանրագին, թանկագին. սակաւ, նուաղ. ծանր, դժուարին, անհաճոյ:

Dear, գ. Մտերիմ, սիրելիդ իմ:

Déarbought դիրպօթ ած. Թանկագին, ծանրագին, մեծագին:

Déarling դիրլին գ. Տես Darling.

Déarly դիրլի մ. Խանդակաթ, կաթոգին, գորովական սիրով. ծանրագնի, մեծագնի, թանկագին:

To Dearn. Տես to Darn.

Déarness դիրնէս գ. Խանդակաթ կամ կաթոգին սէր, գորով, մտերմութի. թանկութիւն, նուաղութիւն:

Déarnly դիրնլի մ. Լռին, լռելեայն, լռին մնջիկ, գաղտ:

Dearth դէրթհ գ. Նուաղութիւն կամ պակասութիւն պարենից. չքաւորութիւն, կարօտութիւն, սով, տուայտութիւն. անպտղութիւն, անարդիւնաւորութիւն:

To Deartículate տիարթիքիուլէյթ բ, ն. Բաժանել. յօշել:

Death տէթհ գ. Մահ, վախճան կենաց. սատակիչ ժանտախտ, մահ տարաժամ. սպանութիւն, կոտորած. պատկեր մահու. պատճառ մահու. սատակիչ, կորուսիչ. գործարան մահու (ըստ բանաստեղծից). յաւիտենական մահ կամ դատապարտութիւն (ըստ աստուածաբանից):

Déathbed տէթհպէտ գ. Օրհաս, անկողին օրհասի:

Déathful տէթհֆուլ ած. Մահաբեր, մահացու, սատակչական, մահուչափ, դժընդակ:

Déathless տէթհլէս ած. Անմահ, անմահկանացու, մշտնջենաւոր, անթառամ:

Déathlike տէթհլայք ած. Մահահանգոյն, մահազգեաց. խուլ, խորագին. անշարժ, անխռով, անզգայ:

Death's-door տէթհս-տօր գ. Դրունք մահու, սագնաց կամ օրհաս մահու:

Déathsman տէթհսմէն գ. Դահիճ:

Déathwatch տէթհուօչ գ. Ճճի ինչ. (որ կոչի ժամահար մահու):

To Deáurate տիօրէյթ բ, ն. Պատել կամ օծանել ոսկւով:

Deaurátion տիօրէյշըն գ. Ոսկեզօծք, ոսկեզօծութիւն:

Debacchátion տիպէքքէյշըն գ. Մոլեգնութիւն, կատաղութիւն:

To Debár տիպար բ, ն. Փակել, արգելուլ, մերժել, հեռացուցանել:

To Debárb տիպարպ բ, ն. Գերծուլ կամ հատանել զմօրուս:

To Debárk տիպարք բ, ն. Ելանել 'ի նաւէ:

To Debáse տիպէյս բ, ն. Իջուցանել, ցածուցանել. նուաստացուցանել. նուազեցուցանել կամ իջուցանել զգինն:

Debásement տիպէյսմէնթ գ. Ցածութիւն, նուաստութիւն, անարգութիւն:

Debáser տիպէյսըր գ. Որ իջուցանէ կամ ցածուցանէ, նուաստացուցիչ:

Debátable տիպէյթէպլ ած. Վիճելի, ընդխնդրով:

Debáte տիպէյթ գ. Վէճ, խնդիր, հակաճառութիւն. կագ, կռիւ:

To Debáte, բ, ն. Յուզել, քննել, խընդիր առնել. վիճել, վիճաբանել. կագել, հակառակել:

To Debáte, բ, չ. Խորհել, որոշել. վիճել, վիճաբանել:

Debáteful տիպէյթֆուլ ած. Վիճաբան, վիճաբանասէր, հակառակող. ընդ խնդրով, կռուոյ առիթ, կագազարթոյց:

Debátement տիպէյթմէնթ գ. Խնդիր, վէճ, հակառակութիւն:

Debáter տիպէյթըր գ. Վիճաբան, հակաճառող, հակառակորդ:

Debáuch տիպօչ գ. Զեղխութիւն, շռայլութիւն, անառակութիւն, արբեցութիւն:

To Debáuch, բ, ն. Ապականել, թիւրել, մոլորեցուցանել. ածել յանառակութիւն, անկղխացուցանել:

Debauchée տիպօշի գ. Շուայտ, արբշիռ, անառակ:

Debáucher տիպօչըր գ. Ապականիչ, եղծիչ, որ ձգէ յանառակութիւն:

Debáuchery տիպօչըրի գ. Անառակութիւն, զեղխութիւն, արբեցութիւն:

Debáuchment տիպօչմէնթ գ. Ապականութիւն, եղծումն, անկարգութիւն:

To Debél *կամ* to Debéllate տիպէլ, տիպէլլէյթ բ, ն. Յաղթել, յաղթահարել, պարտել, 'ի պարտութիւն մատնել:

Debellátion տիպէլլէյշըն գ. Յաղթութիւն, պարտութիւն:

Debénture տիպէնչուր գ. Ձեռնագիր պարտեաց, մուրհակ, յեակար:

Débile տէպիլ ած. Տկար, անզօր, անկար, թոյլ:

To Debílitate տիպիլիթէյթ բ, ն. Տկարացուցանել, թուլացուցանել:

Debilitátion տիպիլիթէյշըն գ. Տկարութիւն, լքումն:

Debílity տիպիլիթի գ. Տկարութիւն, թուլութիւն, լքումն:

Debonáir տէպօնէյր ած. Գեղեցիկ, գեղադէշ. քաղցր, բարեհամբոյր, մարդասէր. զուարթ, կայտառ, զուարթաբարոյ, զըւարթադէմ:

Debonáirly տէպօնէյրլի մ. Զուարթութեամբ, զուարթագին, քաղցրութեամբ, զուարթադէմ:

Debt տէթ գ. Պարտք, պարտիք. պարտաւորութիւն:

Débted տէթթէտ ած. Պարտաւորեալ, պարտաւոր, պարտական:

Débtor տէթթըր գ. Պարտապան, պարտական:

Decacúminated տիքէքիումինէյթէտ ած. Ծայրատ:

Decáde տէքէտ գ. Տասնեակ, տասներեակ:

Décadency տիքէտէնսի գ. Անկումն, կործանումն, եղծումն:

Décagon տէքէկօն գ. Տասնանկիւն:

Décalogue տէքէլօկ գ. Տասնաբանեայ կամ տասնպատուիրեան օրէնք:

To Decámp տիքէմփ բ, չ. Զու առնել բանակին, խաղացուցանել զբանակն:

Decámpment տիքէմփմէնթ գ. Զու բանակին:

To Decánt տիքէ՛նթ բ, ն. Հեղուլ կամ թափել զգուշութեամբ յայլ աման, զտել:

Decantátion տէքէնթէ՛շըն գ. Հեղումն կամ թափումն զգուշութեամբ յայլ աման, զտումն:

Decánter տիքէ՛նթըր գ. Ապակի անօթ որով զտեն զհեղանիւթս:

To Decápitate տիքէ՛փիթէյթ բ, ն. Գլխատել, հատանել զգլուխն:

Decáy տիքէ՛յ գ. Անկումն, կործանումն, եղծումն, անչքութիւն, վատթարութիւն, նուազութիւն. տնանկութիւն, աղքատութիւն. տկարութիւն, թուլութիւն:

To Decáy, բ, չ. Անկանիլ, եղծանիլ, անչքանալ, վատթարանալ, նուազիլ:

Decáyer տիքէ՛յըր գ. Կործանիչ, եղծիչ, ապականիչ:

Decéase տիսի՛ս գ. Մահ, վախճան, փոխումն 'ի կենաց կամ յաշխարհէ:

To Decéase, բ, չ. Մեռանիլ, փոխիլ յաշխարհէ, վախճանիլ:

Decéit տիսի՛թ գ. Խաբէութիւն, պատրանք, նենգ, նենգութիւն, դաւ, դաւաճանութիւն. խորամանկութիւն, ճարտարութիւն:

Decéitful տիսի՛թֆուլ ած. Խաբեբայ, պատիր, նենգաւոր, խորամանկ:

Decéitfully տիսի՛թֆուլլի մ. Խաբանօք, նենգաւ, ստութեամբ:

Decéitfulness տիսի՛թֆուլնէս գ. Խաբէութիւն, խորամանկութիւն, նենգ:

Decéivable տիսի՛վէպըլ ած. Դիւրախաբ, դիւրապատիր. պատիր, խաբէական, սուտ, ունայն:

Decéivableness տիսի՛վէպըլնէս գ. Դիւրախաբութիւն:

To Decéive տիսի՛վ բ, ն. Խաբել, պատրել. մոլորեցուցանել, զառանցեցուցանել, 'ի գերև հանել. նենգել, դաւել, գողանալ, զրկել:

Decéiver տիսի՛վըր գ. Խաբեբայ, պատրող, նենգաւոր, մոլորեցուցիչ:

Decémber տիսէ՛մպըր գ. Դեկտեմբեր:

Decémpedal տիսէ՛մփիտէլ ած. Տասնոտնեան (չափ), տասն ոտնաչափ:

Decémvirate տիսէ՛մվիրէյթ գ. Տասնպետութիւն կամ տասնպետ (առ նախնիս Հռոմայեցիս):

Décence *կամ* Décency տի՛սէնս, տի՛սէնսի գ. Վայելչութիւն, գեղեցկութիւն. յարմարութիւն. համեստութիւն:

Decénnial տիսէ՛ննիէլ ած. Տասնամեան, տասնամեայ, որ տևէ տասն ամ:

Decennóval *կամ* Decennóvary տիսէննօ՛վէլ, տիսէննօ՛վէրի ած. Իննեւտասնեան:

Décent տի՛սէնթ ած. Վայելուչ, պատշաճ, պատեհ, արժանաւոր. պարկեշտ, համեստ:

Décently տի՛սէնթլի մ. Պատշաճապէս, վայելչաբար, ըստ արժանւոյն. համեստութեամբ, պարկեշտութեամբ:

Deceptibílity տիսէփթիպի՛լիթի գ. Դիւրախաբութիւն, սխալականութիւն:

Decéptible տիսէ՛փթիպըլ ած. Դիւրախաբ, պատիր, սխալական:

Decéption տիսէ՛փշըն գ. Խաբէութիւն, պատրանք, նենգութիւն:

Decéptious տիսէ՛փշըս ած. Խաբէական, պատիր, նենգաւոր:

Decéptive տիսէ՛փթիվ ած. Խաբէական, պատրողական:

Decéptory տիսէ՛փթըրի ած. Խաբէական, պատիր:

Decérpt տիսէ՛րփթ ած. Կորզեալ, 'ի բաց բարձեալ:

Decérptible տիսէ՛րփթիպըլ ած. Զոր մարթ է կորզել կամ 'ի բաց բառնալ:

Decérption տիսէ՛րփշըն գ. Կորզումն, 'ի բաց բարձումն:

Decertátion տիսէրթէ՛շըն գ. Կռիւ, կռիւ, մարտ, վիճաբանութիւն:

Decéssion տիսէ՛շըն գ. Հրաժեշտ, մեկնիլն, գնալն 'ի բաց:

To Decharm տիչա՛րմ բ, ն. Բառնալ զդիւթութիւնն:

To Decíde տիսա՛յտ բ, ն. Որոշել, սահմանել, կարգել. վճռել, դատել:

Décidence տէ՛սիտէնս գ. Անկումն, թօթափումն. նուազումն:

Decíder տիսա՛յտըր գ. Որոշիչ, դատաւոր. խաղաղարար, սահմանիչ:

Decíduous տիսի՛տիուըս կամ տիսի՛ճիուըս ած. Որ անկանի կամ թօթափի, դիւրաթափ:

Decíduousness տէսի՛տիուըսնէս գ. Դիւրութիւն անկանելոյ կամ կործանելոյ. թօթափողութիւն:

Décimal տէ՛սիմէլ ած. Տասնորդական, թուեալ կամ բազմապատկեալ տասամբք:

To Décimate տէ՛սիմէյթ բ, ն. Տասանորդել, առնուլ տասանորդս:

Decimátion տէսիմէ՛շըն գ. Տասանորդութիւն, ընտրութիւն վիճակաւ միոյ 'ի տասանց:

To Decípher տիսա՛յֆըր բ, ն. Բացատրել կամ լուծանել զնշանագիրս. գծագրել, գրել. դրոշմել, նշան դնել. մեկնել, պարզել, բացատրել, լուծանել:

Decípherer տիսա՛յֆըրըր գ. Բացայայտիչ կամ ընթերցող նշանագրաց, նշանալոյծ:

Decísion տիսի՛ժըն գ. Վճիռ, ընտրութիւն, դատակնիք. սահման, վախճան:

Decísive տիսա՛յսիվ ած. Որոշիչ, վճռական, վերջին:

Decísively տիսա՛յսիվլի մ. Որոշակի, վճռաբար, որոշ:

Decísiveness տիսա՛յսիվնէս գ. Որոշողութիւն, վճռականութիւն:

Decísory տիսա՛յսօրի ած. Որոշիչ, վճռական:

Deck տէք գ. Տախտակն կամ յարկ նաւու. շարք թղթոց խաղու:

To Deck, բ, ն. Ծածկել, պատել, սփռել. զգեցուցանել, հանդերձել, պճնել:

Décker տէ՛քըր գ. Որ պատէ. որ զգեցուցանէ. որ զարդարէ:

To Decláim տիքլէ՛յմ բ, չ. Բացախօսել, ատենաբանել, քարոզել, ճառել. կշտամբել, յանդիմանել:

Decláimer տիքլէ՛յմըր գ. Ատենախօս, հրապարակախօս, քարոզատու:

Declamátion տէքլէմէ՛յշըն գ. Բացախօսութիւն, ատենաբանութիւն, ճառ. կշտամբութիւն, յանդիմանութիւն:

Declamátor տէքլէմէ՛յթըր գ. Ատենախօս, ճարտասան, հրապարակախօս:

Declámatory տիքլէ՛մէթըրի ած. Բացախօսական, ատենաբանական. քարոզողական, կշտամբողական:

Declárable տիքլէ՛րէպըլ ած. Զոր մարթ է ցուցանել կամ հաստատել:

Declarátion տէքլէրէ՛յշըն գ. Յայտարարութիւն, ցուցումն, նշան. մեկնութիւն, բացայայտութիւն. հրատարակումն:

Declárative տիքլէ՛րէթիվ ած. Մեկնողական, բացատրիչ. հրատարակիչ:

Decláratorily տիքլէ՛րէթըրիլի մ. Յայտարարութեամբ կամ հաստատութեամբ իմն, յայտնապէս:

Decláratory տիքլէ՛րէթըրի ած. Յայտարարական, հաստատողական:

To Declàre տիքլէ՛յր բ, ն. Մեկնել, բացայայտել. յայտնել, ազդ առնել. հրատարակել, քարոզել:

To Declàre, բ, չ. Հրատարակել զանձն, հանդիսանալ:

Declárement տիքլէ՛յրմէնթ գ. Յայտարարութիւն, ցոյց, նշան:

Declárer տիքլէ՛յրըր գ. Յայտնիչ, հրատարակիչ, ծանուցիչ:

Declénsion տիքլէ՛նշըն գ. Խոնարհումն, անկումն, զիջումն, նուազումն. իջումն, էջք, զառ 'ի վայր. հոլովումն անուանց (ըստ քերականաց):

Declínable տիքլա՛յնէպըլ ած. Հոլովական կամ հոլովելի (անուն):

Declinátion տէքլինէ՛յշըն գ. Խոնարհումն, անկումն, նուազութիւն. հակումն. խոտորումն, զառածութիւն. թիւրութիւն, վատթարութիւն. խոտորումն կամ հեռացումն (ըստ նաւորդաց, և ըստ աստեղաբաշխից). հոլովումն անուանց:

Declinátor կամ Declínatory տէքլինէ՛յթըր, տիքլի՛նէթըրի գ. Գործի ինչ աստեղաչափական:

Declíne տիքլա՛յն գ. Անկումն, կործանումն, զիջումն, նուազութիւն, պակասութիւն, վատթարութիւն:

To Declíne, բ, ն. Խոնարհեցուցանել, ցածուցանել. հեռանալ, խոյս տալ, տեղի տալ, խոտորիլ. հոլովել զբառն:

To Declíne, բ, չ. Խոնարհիլ, ցածնուլ, հակիլ. զառածիլ, խոտորիլ. հեռանալ, շեղիլ, խոյս տալ. յոււանալ, վատթարանալ, նուազիլ:

Declívity տիքլի՛վիթի գ. Զառ 'ի վայր, զառ 'ի թափ, դար, էջք:

Declívous տիքլա՛յվըս ած. Զառ 'ի վայր, զառ 'ի թափ, խոնարհեալ:

To Decóct տիքօ՛քթ բ, ն. Եփել, եռացուցանել, խարշել. մարսել. հասուցանել:

Decóctible տիքօ՛քթիպըլ ած. Զոր մարթ է եփել կամ հասուցանել:

Decóction տիքօ՛քշըն գ. Եփ, խաշոյ:

Decócture տիքօ՛քչիուր գ. Խաշոյ կամ խարշու, եփոց:

Decollátion տէքօլլէ՛յշըն գ. Գլխատումն, հատումն 'ի բաց:

Decompósite տիքօմփօ՛զիթ ած. Կրկին բաղադրեալ, յարաբարդ:

Decomposítion տիքօմփօզի՛շըն գ. Կրկին բաղադրութիւն:

Decompóund տիքօմփա՛ունտ ած. Վերըստին բաղադրեալ. յարաբարդ:

To Decompóund, բ, ն. Կրկին խառնել կամ բաղադրել. լուծանել զբաղադրեալ մարմինն. յարաբարդել:

Décorament տէ՛քօրէմէնթ գ. Զարդ, վայելչութիւն, շքեղութիւն, շուք:

To Décorate տէ՛քօրէյթ բ, ն. Զարդարել, պճնել, պայծառացուցանել:

Decorátion տէքօրէ՛յշըն գ. Զարդ, վայելչութիւն, գեղեցկութիւն, շուք:

Decorátor տէքօրէ՛յթըր գ. Զարդարիչ, գեղազարդիչ:

Decórous տիքօ՛րըս ած. Վայելուչ, պատշաճ, արժանաւոր:

To Decórticate տիքօ՛րթիքէյթ բ, ն. Կեղևել, գերծուլ:

Decorticátion տիքօրթիքէ՛յշըն գ. Կեղևումն, գերծումն:

Decórum տիքօ՛րըմ գ. Վայելչութի, համեստութիւն, արժանաւորութիւն:

Decóy տիքօ՛յ գ. Հրապոյր, թակարդ, որոգայթ, դարանք:

To Decóy, բ, ն. Հրապուրել, ձգել 'ի ծուղակ կամ 'ի թակարդ, որկանել յորոգայթ կամ 'ի պատրանս:

Decóyduck տիքօ՛յտըք գ. Բադ հրապուրիչ այլոց:

Decréase տիքրի՛ս գ. Նուազումն, պակասումն, անկումն:

To Decréase, բ, ն. Նուազեցուցանել, պակասեցուցանել, ակարացուցանել:

To Decréase, բ, չ, Նուազիլ, պակասիլ, մաշիլ:

Decrée տիքրի՛ գ. Վճիռ, հրովարտակ, կանոն, օրէնք:

To Decrée, բ, չ. և ն. Վճռել, օրինադրել, սահմանել:

Décrement տէ՛քրիմէնթ գ. Նուազումն, պակասումն, պակասութիւն:

Decrépit տիքրէ՛փիթ ած. Զառամեալ, ծերացեալ յոյժ, հինաւուրց:

To Decrépitate տիքրէ՛փիթէյթ բ, ն. Պաճացուցանել զաղն:

Decrepitátion տիքրէփիթէ՛յշըն գ. Ճայթիւն աղի եղելոյ 'ի վերայ հրոյ:

Decrépitness կամ Decrépitude տիքրէ՛փիթնէս, տիքրէ՛փիթիուտ գ. Զառամութիւն, խորին ծերութիւն:

Decréscent տիքրէ՛սսէնթ ած. Նուազեալ, պակասեալ, նուազական:

Décretal տէ՛քրիթէլ կամ տիքրի՛թէլ ած. Վճռական, վճռոյ:

Décretal, գ. Օրինադրութիւն կամ կանոնագիրք. վճիռք կամ օրէնք քահանայապետաց: [վճռագէտ:

Décretist տէ՛քրիթիսթ գ. Կանոնագէտ,

Décretory տէ՛քրիթըրի ած. Վճռական, դատողական, որոշիչ:

Decríal տիքրա՛յէլ գ. Զրպարտութիւն, չարախօսութիւն, ապաղակ չարախօսաց, բամբասանք, անուն չար:

To Decry' տիքրա՛յ բ, ն. Զրպարտել, չարախօսել, բամբասել, անհամբաւ առնել:

Decúmbence կամ Decúmbency տիքը՛մպէնս, տիքը՛մպէնսի գ. Բազմումն, ընկողմանումն:

Decúmbiture տիքը՛մպիթիուր գ. Ժամանակ անկանելոյ հիւանդին 'ի մահիճս:

Décuple տէ՛քիուփըլ ած. Տասնպատիկ:

Decúrion տիքիու՛րիըն գ. Տասնապետ:

Decúrsion տիքը՛րշըն գ. Շրջան, ընթացք, հոսանք:

Decurtátion տէքըրթէ՛յշըն գ. Կարճումն, հատումն:

To Decússate տիքը՛սսէյթ բ, ն. Խաչորնակի հատանել զգիծս:

Decussátion տէքըսսէ՛յշըն գ. Խաչանիշ կամ խաչորնակի հատումն:

To Dedécorate տիտէ՛քօրէյթ բ, ն. Անշքացուցանել, խայտառակել, անպատիւ առնել:

Dedecorátion տիտէքօրէ՛յշըն գ. Անպատուութիւն, արհամարհութիւն:

Dedécorous տիտէ՛քօրըս ած. Անշուք, անպատիւ, խայտառակ, ամօթապարտ:

Dedentítion տէտէնթի՛շըն գ. Թափումն ատամանց, ատամնաթափութիւն:

To Dédicate տէ՛տիքէյթ բ, ն. Զօնել, նուիրել, սրբել, ընծայել:

Dédicate, ած. Զօնեալ, նուիրեալ, ընծայեալ:

Dedicátion տէտիքէ՛յշըն գ. Նաւակատիք, օրհնութիւն, նուիրումն:

Dedicátor տէտիքէ՛յթըր գ. Որ ընծայէ կամ նուիրէ:

Dédicatory տէ՛տիքէյթըրի ած. Ընծայման կամ նուիրման (թուղթ):

Dedítion տիտի՛շըն գ. Անձնատուութիւն:

To Dedúce տիտիու՛ս բ, ն. Յառաջ բերել. մակաբերել, հետևեցուցանել:

Dedúcement տիտիու՛սմէնթ գ. Մակաբերութիւն, հետևողութիւն, հետևանք:

Dedúcible տիտիու՛սիպըլ ած. Մակաբերելի, ինքնաբերական, որ ինքնին զհետ գայ:

Dedúcive տիտիու՛սիվ ած. Մակաբերական, որ հետևեցուցանէ:

To Dedúct տիտը՛քթ բ, ն. Հանել 'ի բաց, բառնալ, նուազեցուցանել. բաժանել, անջատել:

Dedúction տիտը՛քշըն գ. Մակաբերութիւն, հետևողութիւն. հանումն, 'ի բաց բարձումն:

Dedúctive տիտը՛քթիվ ած. Մակաբերական, ինքնաբերական:

Dedúctively տիտը՛քթիվլի մ. Մակաբերութեամբ, ինքնաբերաբար:

Deed տի՛տ գ. Գործ, արդիւնք, վաստակ, արարք, արգասիք, իր. շահատակութիւն, հանդէս մրցանաց. դաշն, թուղթ դաշանց, մուրհակ, յեակար ուխտի. կամք, միտք. արդիւնք, ճշմարտութիւն: Indeed, այո, արդարև, յիրաւի, հաւաստեաւ:

Deédless տի՛տլէս ած. Անգործ, անարդիւն, անվաստակ, դատարկ, պարապորդ:

Deem տիմ գ. Կարծիք, դատումն, վարկ, միտք:

To Deem, բ, չ. Համարիլ, կարծել, վարկանել, դատել, խորհել: [տող:

Deémster տի՛մսթըր գ. Դատաւոր, դա-

Deep տիփ ած. Խոր, խորին, անդնդախոր. բարձր. ստորին, ցած, զնստադոյն. խորախորհուրդ, խորիմաստ. մթագոյն, աղօտ. գաղանի, ծածուկ. խորամուխ, բանիբուն. ճարտար, հնարիմաց. մեծ, ան-

հնարին, աչագին, սաստիկ. անբաւագին, տըխուր, գծուծ. ծանր, լի. լայնատարած, ընդարձակ. ներքսագոյն:

Deep, գ. Խորք, անդունդք. խորութիւն:

To Déepen տի՛փն բ, ն. Խորացուցանել, իջուցանել 'ի խորս. մթացուցանել, տըխրացուցանել. նուազեցուցանել:

Deep-mouthed տիփ-մաուտհտ ած. Կերկերաձայն, բազմակարկաչ:

Deep-musing տիփ-միուզինկ ած. Յաւէտ 'ի խորհուրդս, մտախոհ:

Déeply տի՛փլի մ. Խորագոյնս, 'ի խորս. նրբութեամբ, խնամով, մանր. անբաւագին, դառնապէս. կարի, սաստիկ, ուժգին. մըթագին:

Déepness տի՛փնէս գ. Խորութիւն, արմատ:

Deer տիր գ. Այծեամն, եղջերու:

To Defáce տիֆէ՛յս բ, ն. Ջնջել, եղծանել, բառնալ, քերել, ապականել:

Defácement տիֆէ՛յսմէնթ գ. Ջնջումն, եղծումն, աւերումն, ապականումն, վնաս:

Defácer տիֆէ՛յսըր գ. Եղծիչ, աւերիչ, ապականիչ:

Defáilance տիֆէ՛յլէնս գ. Անկումն, նըւաղումն, լքումն:

To Defálcate տիֆէ՛լքէյթ բ, ն. Նուազեցուցանել, պակասեցուցանել, բառնալ 'ի գնոյ:

Defalcátion տէֆէլքէ՛յշըն գ. Նուազումն, պակասութիւն, բարձումն:

Defamátion տիֆէմէ՛յշըն գ. Անուանարկութիւն, չարախօսութիւն, զըպարտութիւն, թշնամանք, նախատինք:

Defámatory տիֆէ՛մէթըրի ած. Վատահամբաւիչ, զըպարտիչ, նախատական:

Defáme տիֆէ՛յմ գ. Վատահամբաւութիւն, անուանարկութիւն, նախատինք:

To Defáme, բ, ն. Վատահամբաւել, վատանուն առնել, չարախօսել, նշաւակել, զըպարտել:

Defámer տիֆէ՛յմըր գ. Վատահամբաւիչ, բամբասող, չարախօս, թշնամանող:

To Defátigate տիֆէ՛թիկէյթ բ, ն. Վաստակեցուցանել, լքուցանել, աշխատ առնել:

Defatigátion տիֆէթիկէ՛յշըն գ. Աշխատութիւն, ծանրութիւն, լքումն:

Defáult տիֆօ՛լթ գ. Զանցառութիւն, հեղգութիւն, անհոգութիւն. յանցանք, վըրիպակ, չարիք. թերութիւն, անկատարութիւն. կարօտութիւն, չքաւորութիւն. յանցանք ոչ երեւելոյ յատենի կամ յանդիման լինելոյ դատաւորաց:

Deféasance տիֆի՛զէնս գ. Ջնջումն կամ եղծումն դաշին. թուղթ եղծման դաշին. յաղթութիւն, պարտութիւն, նուաճումն:

Deféasible տիֆի՛զիպլ ած. Զոր մարթ է ջնջել կամ եղծանել, տարօրինաւոր:

Deféat տիֆի՛թ գ. Կատարած զօրաց, հարուած. կործանումն, եղծումն, բարձումն, կորուստ:

To Deféat, բ, ն. Հարկանել, սատակել, աւերել, վանել. ցրել, ջնջել:

Deféature տիֆի՛չիուր գ. Փոփոխութիւն կամ այլայլութիւն 'ի դէմս:

Défecate տէ՛ֆիքէյթ ած. Զտեալ, պարզեալ, մզեալ. պարզ, վճիտ, մաքուր, անխառն:

To Défecate, բ, ն. Զտել, պարզել, մըզել, քամել. մաքրել, սրբել:

Defecátion տէֆիքէ՛յշըն գ. Զտումն, պարզումն, մաքրութիւն:

Deféct տիֆէ՛քթ գ. Պակասութիւն, թերութիւն, նուաղութիւն. յանցանք, վրիպակ, սխալանք. անկատարութիւն, արատ, բիծ:

To Deféct, բ, չ. Պակասիլ, վրիպիլ, անկանիլ, սխալիլ, թերի գտանիլ:

Defectibílity տիֆէքթիպի՛լիթի գ. Պակասաւորութիւն, թերութիւն:

Deféctible տիֆէ՛քթիպլ ած. Պակասաւոր, յետնեալ, թերի, անկատար:

Deféction տիֆէ՛քշըն գ. Պակասութիւն, թերութիւն, նուաղութի. վրիպակ, յանցանք. մոլորութիւն, անկումն, ուրացութիւն. ապստամբութիւն, փարանջումն:

Deféctive տիֆէ՛քթիվ ած. Թերի, անկատար, պակասաւոր, զուրկ, յետնեալ. ախտաւոր, մոլի. վրիպակ, թիւր, արատաւոր:

Deféctive կամ Defícient nouns կամ verb, գ. Անհոլով կամ պակասական անուն և բայ:

Deféctiveness տիֆէ՛քթիվնէս գ. Պակասութիւն, թերութիւն, անկատարութիւն, արատաւորութիւն:

Defénce տիֆէ՛նս գ. Պաշտպանութիւն, թիկունք, պատսպարան, ապահովութիւն. ջատագովութիւն, վրէժխնդրութիւն. պատասխանի, պատասխանատուութիւն. արգել, զգուշութիւն. դիմադրութիւն. մարտկոց, պատնէշ, պատուար:

Defénceless տիֆէ՛նսլէս ած. Անպատսպար, անպատսպարան, անծածկոյթ, անզէն. տկար, անօգնական:

To Defénd տիֆէ՛նտ բ, ն. Պաշտպանել, պատսպարել, օգնական կամ պաշտպան լինել, պահել, փրկել. վրէժխնդիր լինել, պաշտպան կալ, ջատագովել. պնդել, հաստատել, զօրացուցանել. արգելուլ, խափանել:

Defendable տիֆէ՛նտէպլ ած. Պատսպարելի, պաշտպանելի:

Defendant տիֆէ՛նտէնտ ած. Պաշտպան, պաշտպանողական։

Defendant, գ. Պաշտպան, պատսպարան, ախոյեան, ջատագով. ամբաստանեալ (ըստ օրինաց)։

Defender տիֆէ՛նտըր գ. Պաշտպան, պատսպարան, ախոյեան. ջատագով, վրէժխնդիր. փաստաբան։

Defensative տիֆէ՛նսէտիվ գ. Պաշտպանութիւն, պատսպարութիւն, զգուշութիւն. կապ կամ սպեղանիք (ըստ վիրաբուժից)։

Defensible տիֆէ՛նսիպըլ ած. Պաշտպանելի, պատսպարելի, ամուր. արդար, իրաւացի, ջատագովելի։

Defensive տիֆէ՛նսիվ ած. Պաշտպան, պաշտպանական, պաշտպանողական։

Defensive, գ. Պաշտպանութիւն, զգուշութիւն, ապահովութիւն։

Defensively տիֆէ՛նսիվլի մ. Պաշտպանողութեամբ, պաշտպանութեամբ։

Defenst տիֆէ՛նստ ած. Պաշտպանեալ, պատսպարեալ, ամրացեալ։

To Defér տիֆէ՛ր բ, չ. Յամենալ, յապաղել, յերկարել. ակնածել, տեղի տալ կամ զիջանել կարծեաց այլոց։

To Defér, բ, ն. Յապաղել, յամեցուցանել, յերկարել. յանձնել, թողուլ, ապաստան առնել։

Déference տէ՛ֆէրէնս գ. Ակնածութիւն, յարգութիւն, պատիւ, մեծարանք. հաճութիւն, հաւանութիւն, հպատակութիւն, հլութիւն։

Déferent տէ՛ֆէրէնտ ած. Ածող, տանող, հասուցիչ։

Déferent, գ. Տանող, ածող, որ հասուցանէ. աղգարան։

Defíance տիֆա՛յէնս գ. Հրաւէր յասպարէզ, գրգիռ ՚ի մենամարտութիւն. կոչումն, հրաւէր. խրոխտանք, մեծաբանութիւն, արհամարհութիւն։

Defícience կամ Defíciency տիֆի՛շէնս, տիֆի՛շէնսի գ. Պակասութիւն, չգոյ, կարօտութիւն, նուազութիւն. թերութիւն, անկատարութիւն, վրիպակ, յանցանք։

Defícient տիֆի՛շէնտ ած. Պակաս. պակասաւոր, թերի, անկատար. յետնեալ, պակասեալ, վրէպ։

Defíer տիֆա՛յըր գ. Որ հրաւիրէ կամ գրգռէ ՚ի մարտ, արհամարհող, խրոխտ, մեծաբան։

Defíle տիֆա՛յլ գ. Կիրճ, անձուկ վայր, [կապան։

To Defíle, բ, ն. Աղտեղել, շաղախել, արատաւորել. անսուրբ առնել. պղծել, ապականել։

To Defíle, բ, չ. Ի շար անկանել զօրաց, խաղալ կարգաւ կամ զմիմեանց կնի։

Defílement տիֆա՛յլմէնտ գ. Աղտեղութիւն, գարշութիւն, պղծութիւն, ապականութիւն։

Defíler տիֆա՛յլըր գ. Պղծիչ, ապականիչ։

Defínable տիֆա՛յնէպըլ ած. Սահմանելի, զոր մարթ է սահմանել կամ հաստատ առնել։

To Defíne տիֆա՛յն բ, ն. Սահմանել, փակել ընդ սահմանաւ. պարագրել, բովանդակել, սահման կամ կապար դնել։

To Defíne, բ, չ. Որոշել, վճռել։

Defíner տիֆա՛յնըր գ. Սահմանիչ, որոշիչ, որ բովանդակէ բանիւ։

Définite տէ՛ֆինիտ ած. Որոշեալ, սահմանեալ, չափաւոր. ստոյգ, որոշ, ճիշդ, անվրէպ, կանոնաւոր։

Définite, գ. Սահմանեալն, փակեալն ընդ սահմանաւ։

Définiteness տէ՛ֆինիտնէս գ. Ստուգութիւն, անվրիպութիւն. սահման, չափաւորութիւն։

Definítion տէֆինի՛շըն գ. Սահման. վճիռ, որոշումն։

Defínitive տէֆի՛նիտիվ ած. Վճռական, որոշ, ստոյգ, հաստատ, բացայայտ։

Defínitively տէֆի՛նիտիվլի մ. Սահմանաբար, վճռաբար, որոշակի, յայտնապէս, պարզապէս, ախրապէս։

Defínitiveness տէֆի՛նիտիվնէս գ. Վճռականութիւն, հաստատութիւն։

Deflagrabílity տէֆլէկրէպի՛լիտի գ. Կիզանուտութիւն, բոցակիզումն։

Deflágrable տիֆլէ՛կրէպըլ ած. Այրելի, կիզելի, կիզանուտ, բոցակէզ։

Deflagrátion տէֆլէկրէ՛շըն գ. Այրումն, կիզումն, բոցակիզութիւն, հրայրեացք։

To Defléct տիֆլէ՛քթ բ, չ. Խոտորիլ, շեղիլ, զարտուղիլ, դառնալ։

Defléction տիֆլէ՛քշըն գ. Խոտորումն, շեղումն, զարտուղութիւն։

Defléxure տիֆլէ՛քշուր գ. Խոնարհումն, թեքումն. խոտորումն, շեղումն, զարտուղութիւն։

Deflorátion տէֆլօրէ՛շըն գ. Ապականութիւն կուսի. ծաղկաքաղ, ծաղկաքաղութիւն։

To Deflóur տիֆլա՛ուր բ, ն. Ապականել կամ պղծել զկոյս, բառնալ զկուսութիւն. ծաղկաքաղ առնել, բառնալ զծաղիկն, անշքացուցանել։

Deflóurer տիֆլա՛ուրըր գ. Կուսապիղծ, որ բառնայ զկուսութիւնն, ապականիչ, պղծիչ։

Deflúous տէֆլի՛ուըս ած. Հոսական, որ հոսէ կամ անկանի, թօթափական։

Deflúxion տիֆլը՛քշըն գ. Հոսումն կամ ծորումն (հիւթոց մարմնոյ)։

Défly տէ՛ֆլի մ. Տես Deftly.

Defoedátion տիֆիտէշըն գ. Գարշութիւն, զազրութիւն, ապականութիւն, աղծումն:

Defórcement տիֆօ՛րսմէնթ գ. Յափշտակութիւն կամ զրաւումն կալուածոյ (ըստ իրաւագիտաց):

Defórm տիֆօ՛րմ ած. Տգեղ, զազրատեսիլ, անպէտղէտ, կոպտաբանձն, այլանդակ:

To Defórm, բ, ն. Տգեղացուցանել, անշքացուցանել, ապականել. անպատիւ առնել, գարշելի ընծայեցուցանել:

Deformátion տիֆօրմէշըն գ. Տգեղութիւն, անշքութիւն, այլանդակութիւն:

Defórmedly տիֆօ՛րմէտլի մ. Տգեղութեամբ, այլանդակ իմն, անհեթեթս:

Defórmedness տիֆօ՛րմէտնէս գ. Տգեղութիւն, այլանդակութիւն:

Defórmity տիֆօ՛րմիթի գ. Տգեղութիւն, այլանդակութիւն. անկարգութիւն, անտեղութիւն:

Defórsor տիֆօ՛րսըր գ. Վանիչ, հալածող:

To Defráud տիֆրօ՛տ բ, ն. Զրկել, դրժել, խաբել, նենգել, գաւաճանել, պատրել, գողանալ, խորել:

Defráuder տիֆրօ՛տըր գ. Զրկող, խաբող, նենգիչ:

To Defráy տիֆրէ՛յ բ, ն. Մատակարարել կամ վճարել զծախս, կերակրել:

Defráyer տիֆրէ՛յըր գ. Որ մատակարարէ կամ վճարէ զծախս:

Defráyment տիֆրէ՛յմէնթ գ. Վճարումն ծախուց վասն այլոյ:

Deft տէֆթ ած. Ընտիր, գեղեցիկ, վայելուչ, չքնաղ, քաջ, ճարտար:

Déftly տէ՛ֆթլի մ. Գեղեցիկ իմն, վայելչս, քաջիկ, 'ի դէպ:

Defúnct տիֆը՛նքթ գ. և ած. Մեռեալ, վախճանեալ, ննջեցեալ:

Defúnction տիֆը՛նքշըն գ. Մահ, վախճան կենաց, ննջումն:

Defy' տիֆա՛յ գ. Հրաւէր կամ գրգիռ 'ի մարտ:

To Defy', բ, ն. Զայն տալ կամ գրգռել 'ի մարտ. այպանել, անգոսնել, ծաղր առնել, առ ոչինչ դրել, խրոխտալ:

Defy'er տիֆա՛յըր գ. Զայնատու 'ի պատերազմ, գրգռիչ 'ի մարտ:

Degéneracy տիճէ՛նէրէսի գ. Այլայլութիւն, յոռութիւն, խոտորումն. նուաստութիւն, գձձութիւն:

Degénerate տիճէ՛նէրէյթ ած. Օտարախորթ, օտարացեալ, անհարազատ. անարգ, անպիտան. այլափոխեալ:

To Degénerate, բ, չ. Օտարանալ, խորթանալ, փոխիլ. այլափոխիլ, փոփոխիլ յայլ տեսակ:

Degénerateness տիճէ՛նէրէյթնէս գ. Խորթութիւն, անհարազատութիւն, այլափոխութիւն:

Degenerátion տիճէնէրէ՛շըն գ. Այլափոխութիւն, անհարազատութիւն, խորթութիւն, վատթարութիւն:

Degénerous տիճէ՛նէրըս. Տ. Degenerate.

Degénerously տիճէ՛նէրըսլի մ. Օտարախորթ իմն, անարգաբար:

Deglutítion տէկլիուտի՛շըն գ. Կլանելն, զօրութիւն կլանելոյ:

Degradátion տէկրէտէ՛շըն գ. Անկումն յաստիճանէ կամ 'ի պատուոյ իշխանութեան. նուաստութիւն, վատթարութիւն. աստիճան երանգոց, խառնուրդ երանգոց աստիճանաւ:

To Degráde տիկրէ՛յտ բ, ն. Ընկենուլ զոք յաստիճանէ կամ 'ի պատուոյ իշխանութեան. իջուցանել, նուաստացուցանել:

Degrée տիկրի՛ գ. Աստիճան, աւագութիւն, պատիւ. կարգ, դասակարգ. քայլ, ընթացք, նախաշաւիղ. չափ, համեմատութիւն. աստիճան կամ մասն աստեղաբաշխական, երկրաչափական, թուաբանական և երաժշտական. աստիճան կամ գիծ ազգակցութեան. աստիճան ցրտութեան և ջերմութեան: By degrees, աստիճանաւ, ընդ աստիճանս, աստիճան քան զաստիճան, առ սակաւ սակաւ:

Degustátion տէկըսթէ՛շըն գ. Ճաշակառութիւն, փորձ, ճաշակ:

To Dehórt տիհօ՛րթ բ, ն. Զգուշացուցանել, խրատել, շրջել զմիտս, կասեցուցանել, նհանջել:

Dehortátion տիհօրթէ՛շըն գ. Խրատ, ըզգուշութիւն, նհանջումն, յորդոր ընդհակառակն:

Dehórtatory տիհօ՛րթէթըրի ած. Զգուշացուցիչ, արգելիչ, հրաժարեցուցիչ:

Dehórter տիհօ՛րթըր գ. Զգուշացուցիչ, հրաժարեցուցիչ, յորդորիչ առ հակառակն, հակառակայորդոր:

Déicide տի՛իսայտ գ. Աստուածասպանութիւն:

Dejéct տիճէ՛քթ ած. Ընկեցեալ, լքեալ, նկուն, սրտաթափ, վհատեալ:

To Dejéct, բ, ն. Լքուցանել, սրտաբեկ առնել, ընկճել, տխրեցուցանել. այլայլել, շրջել զգոյն երեսաց:

Dejéctedly տիճէ՛քթէտլի մ. Վհատութեամբ, կորակոր, տխրադին:

Dejéctedness տիճէ՛քթէտնէս գ. Լքումն, վհատութիւն, կարճմտութիւն:

Dejéction տիճէ՛քշըն գ. Լքումն, վհատութիւն, կարճմտութիւն, թախծութիւն. տկարութիւն, թուլութիւն. ելումն արտաքս, պէտք որովայնի (ըստ բժշկաց):

Dejécture տիճէ՛քչիուր գ. Կղկղանք, աւելորդք որովայնի:

Dejerátion տէճիրէ՛շըն գ. Երդումն:

Deificátion տիյիֆիքէ՛շըն գ. Դասակարգութիւն ընդ աստուածոց, դիցակարգումն:

Déiform տի՛յիֆորմ ած. Աստուածանման, աստուածատեսակ:

To Déify տի՛յիֆայ բ, ն. Աստուածացուցանել, կարգել ընդ դիս. յանչափս գովել կամ բարձրացուցանել:

To Deign տէյն բ, չ. Հաճիլ, արժանի կամ արժան համարել, զիջանել, յանձն առնուլ:

To Deign, բ, ն. Արժանի առնել, տալ, շնորհել, ընդունել:

To Deíntegrate տիի՛նթիկրէյթ բ, ն. Բառնալ զամբողջութիւնն, եղծանել, նուազեցուցանել:

Deíparous տիյի՛փէրըս ած. Աստուածածին, աստուածամայր:

Déism տի՛յիզմ գ. Աղանդ աստուածեանց:

Déist տի՛յիսթ գ. Աստուածեան աղանդաւոր: [աղանդոյ:

Deístical տիյի՛սթիքըլ ած. Աստուածեանց

Déity տի՛յիթի գ. Աստուածութիւն, բնութիւն Աստուծոյ. դիք, չաստուած:

Delacerátion տիլէսէրէ՛շըն գ. Պատառումն, կեղեքումն:

Delacrymátion տիլէքրիմէ՛շըն գ. Հոսումն արտասուաց, արտասուք, արտօսր հոսեալ յաչաց, գիճակնութիւն:

Delactátion տէլէքթէ՛շըն գ. Հատումն 'ի ստեանց:

Delápsed տիլէ՛փստ ած. Անկեալ կամ հոսեալ (ըստ բժշկաց):

To Deláte տիլէ՛յթ բ, ն. Ածել, բերել, տանել, վարել, տարածել. ամբաստանել, քսութիւն մատուցանել:

Delátion տէլէ՛շըն գ. Բերումն, անցք, տարածումն. ամբաստանութիւն, քսութիւն, չարախօսութիւն:

Delátor տիլէ՛յթըր գ. Ամբաստան, քսու, չարախօս:

Deláy տիլէ՛յ գ. Յապաղումն, յերկարաձգութիւն. զկայ, արգել, խափան, խոչ:

To Deláy, բ, ն. Յապաղել, յերկարել, յամեցուցանել. ունել, խափանել:

To Deláy, բ, չ. Դադարիլ, զկայ առնուլ, կասիլ:

Deláyer տիլէ՛յըր գ. Որ յապաղէ կամ յերկարէ, ժամավաճառ:

Deléctable տիլէ՛քթէպըլ ած. Հեշտալի, բերկրական, հաճոյ, բարի:

Deléctableness տիլէ՛քթէպըլնէս գ. Բերկրականութիւն, հաճոյականութի, զուարճութիւն, բերկրութիւն:

Deléctably տիլէ՛քթէպլի մ. Ախորժաբար, բերկրանօք, զուարճութեամբ:

Delectátion տէլէքթէ՛շըն գ. Հեշտութի, զուարճութիւն, բերկրութիւն:

Délegate տէ՛լիկէյթ գ. Փոխանորդ, տեղակալ, դեսպան, նուիրակ, պաշտօնեայ. կարգեալ դատաւոր:

Délegate, ած. Առաքեալ, կարգեալ, փոխանակ, յանձնեալ:

To Délegate, բ, ն. Յղել, առաքել. առաքել նուիրակութեամբ. կարգել, հաւատալ, յանձն առնել:

Delegátion տէլիկէ՛շըն գ. Հրեշտակութիւն, նուիրակութիւն, առաքումն. յանձնարարութիւն, կարգումն. փոխանորդութիւն:

Deleníficall տիլինի՛ֆիքըլ ած. Ամոքիչ, քաղցրացուցիչ, հանդարտեցուցիչ, նուազեցուցիչ, մեղմիչ:

To Deléte տիլի՛թ բ, ն. Ջնջել, բառնալ, եղծանել:

Deletérious տէլիթի՛րիըս ած. Մահացու, թունաւոր, սատակիչ:

Déletery տէ՛լիթէրի ած. Կորուսիչ, մահացու, թունաւոր, սատակիչ:

Delétion տիլի՛շըն գ. Ջնջումն, եղծումն, կործանումն. կորուստ, սատակումն, բարձումն:

Delf *կամ* Delfe տէլֆ գ. Բովք, հանք. խրամ, փոս. խեցեղէն անօթք նման յախճապակւոյ:

Delibátion տիլիպէ՛շըն գ. Ճաշակ, ճաշակատուութիւն, առհաւատչեայ:

Delíberate տիլի՛պէրէյթ ած. Խորհրդածեալ, քննեալ, կշռեալ, զգուշաւոր, խոհական. յամր, հանդարտ, յուշիկ:

To Delíberate, բ, չ. Խորհրդածել, կշռել, քննել:

Delíberately տիլի՛պէրէյթլի մ. Խորհրդածութեամբ, դանդաղ, կշռութեամբ, խոհական խորհրդով, զգուշութեամբ. յամր, յուշիկ:

Delíberateness տիլի՛պէրէյթնէս գ. Խոհականութիւն, զգուշութիւն:

Deliberátion տիլիպէրէ՛շըն գ. Խորհրդածութիւն, կշռութիւն, ընտրութիւն, որոշումն:

Delíberative տիլի՛պէրէթիվ ած. Կշռողական, ընտրողական, բաղխոհական:

Delíberative, գ. Բաղխոհական հանդէս կամ ճառ:

Délicacy տէ՛լիքէսի գ. Փափկութիւն, համեղութիւն. գրգութիւն, քնքշութի. հեշտութիւն, բերկրութիւն, զուարճութիւն, զբօսանք. ճարտարութիւն, նրբութիւն. մաքրութիւն, վայելչութիւն. գգուանք,

ակր, մարդասիրութիւն. զգուշաւորութի. երկիւղածութիւն. տկարութիւն, թուլութիւն. նուազութիւն, փոքրկութիւն, թեթեւութիւն:

Délicate տէ'լիքէթ ած. Փափուկ, կակուղ. քաղցր, համեղ. ընտիր, ազնիւ, նազելի. հեշտալի. նուրբ, վայելչաձեւ. գեղգ, փափկասուն, թոյլ, թուլակազմ. մաքուր, պարզ, պայծառ:

Delícately տէլի'քէթլի մ. Փափկութբ, գրգանօք, փափուկս. գեղեցիկս, ճարտարութեամբ. ընտրանօք. փափկասիրութբ:

Délicateness տէ'լիքէթնէս գ. Փափկութիւն, գրգութիւն:

Délicates տէ'լիքէթս գ. Փափկութիւնք, գրգանք, համադամք:

Délices տէ'լիսըզ գ. Հեշտութիւն, բերկրութիւն, զուարճութիւն, զբօսանք:

Delícious տիլի'շըս ած. Հեշտալի, բերկրական, քաղցր, զուարճալի:

Delíciously տիլի'շըսլի մ. Հեշտութեամբ, բերկրապատար, հեշտասիրաբար:

Delíciousness տիլի'շըսնէս գ. Հեշտութիւն, քաղցրութիւն, բերկրութիւն, զուարճութիւն:

Deligátion տէլիկէ'շըն գ. Կապումն, պատումն (ըստ վիրաբուժից):

Delíght տիլա'յթ գ. Բերկրութիւն, զուարճութիւն, զբօսանք, հանգիստ, հաճութիւն:

To Delíght, բ, ն. Բերկրեցուցանել, ուրախ առնել, հաճեցուցանել, անդորր առնել:

To Delíght, բ, չ. Բերկրիլ, խնդալ, ուրախ լինել, զբօսնուլ:

Delíghtful տիլա'յթֆուլ ած. Բերկրալի, զուարճալի, ուրախարար, զուարթարար, գեղեցիկ, քաղցր:

Delíghtfully տիլա'յթֆուլլի մ. Բերկրապատար, զուարճութեամբ:

Delíghtfulness տիլա'յթֆուլնէս գ. Բերկրութիւն, քաղցրութիւն, հաճութիւն:

Delíghtsome տիլա'յթսըմ ած. Զուարճալի, բերկրալի, քաղցր, զուարթացուցիչ:

Delíghtsomely տիլա'յթսըմլի մ. Զուարճութեամբ, քաղցրութեամբ:

Delíghtsomeness տիլա'յթսըմնէս գ. Զուարճութիւն, քաղցրութիւն:

To Delíneate տիլի'նիէյթ բ, ն. Ըստուերագրել, գծագրել, հանել զնախագիծն, կազմել զնկարագիծն. նկարել, նկարագրել. նկարագրել բանիւ, ստորագրել:

Delineátion տիլինիէ'շըն գ. Ստուերագրութիւն, գծագրութիւն, նկարագիծ, նախագիծ, ստուերագիծ:

Delínquency տիլի'նքուընսի գ. Յանցանք, չարագործութիւն:

Delínquent տիլի'նքուընթ գ. Յանցաւոր, չարագործ, մեղապարտ:

To Déliquate տէ'լիքուէյթ բ, չ. Հալիլ, լուծանիլ:

Deliquátion տէլիքուէ'շըն գ. Հալումն, լուծումն:

Delíquium տիլի'քուիըմ գ. Խոնաւահալութիւն (ըստ քիմիականաց):

Delírament տիլի'րէմէնթ գ. Զառանցանք, ցնորք, խելայեղութի, գանգաչումն մտաց:

To Delírate տիլի'րէյթ բ, չ. Զառանցել, ցնորիլ, բարբանջել, խելագարիլ:

Delirátion տիլիրէ'շըն գ. Զառանցանք, ցնորք, յիմարութիւն:

Delírious տիլի'րիըս ած. Զառանցեալ, ցնորեալ, խելագար, մոլի, գանգաչեալ միտօք:

Delírium տիլի'րիըմ գ. Զառանցանք, ցնորումն, մոլեգնութիւն, խելագարութիւն:

To Delíver տիլի'վըր բ, ն. Թողուլ, արձակել. փրկել, զերծուցանել. մատնել, տալ 'ի ձեռս. յանձն առնել, աւանդել. տալ, ընծայել, մատուցանել. ցրուել, հալածել. բանալ զմանուկն յարգանդէ, ծնուցանել. ասել, պատմել, արտասանել: To deliver over, մատնել, տալ 'ի ձեռս. յանձնել, աւանդել: To deliver up, մատնել, տալ 'ի ձեռս, անձնատուր լինել:

Delíverance տիլի'վըրէնս գ. Տուչութիւն, աւանդութիւն. մատնութիւն. թողութի, ազատութի, փրկութիւն. բարբառ, խօսք, ասացուած. ծնունդ, որդեծնութիւն:

Delíverer տիլի'վըրըր գ. Փրկիչ, ազատիչ, ազատարար. պատմիչ, գրիչ, աւանդիչ:

Delívery տիլի'վըրի գ. Տուչութիւն, աւանդութիւն. ազատութիւն, փրկութիւն, թողութիւն. մատնութիւն. բան, խօսք, արտասանութիւն. շարժուածք, արտաշարժութիւն. մանկաբերութիւն, ծնունդ:

Dell տէլ գ. Փոս, խոռոչ, խորք, խորութիւն. ծործոր, փապար:

Delph տէլֆ գ. Տես Delf.

Delúdable տիլու'տէպըլ ած. Դիւրախաբ, դիւրապատիր:

To Delúde տիլու'տ բ, ն. Խաբել, պատրել, նենգել, ստել. խաղ կամ ծաղր առնել, այպանել, 'ի գերև հանել:

Delúder տիլու'տըր գ. Խաբող, պատրող, նենգիչ, դաւաճան. այպանող, ծանակիչ:

Delve տէլվ գ. Փոս, խոռոչ, խորք, խրրամ, փապար, հանք, բովք:

To Delve, բ, ն. Բրել, պեղել, փոս հատանել. թափանցել 'ի խորս, խորամուխ լինել:

Délver տէ'լվըր գ. Բրող, պեղիչ:

Déluge տէ'լիուճ գ. Ջրհեղեղ. հեղեղ,

հեղեղումն, յորդութիւն. աւերումն, կործանումն:

To Déluge, բ, ն. Ողողել, հեղեղել, յորդել, զեղուլ ջուրց, յորդ անձրևել. ծածկել կամ ընուլ ուղխօրէն:

Delúsion տիլիուժըն գ. Պատրանք, խաբէութիւն, դաւաճանութիւն. խաղ, ծաղր. մոլորութիւն, մտացածին խորհուրդք. պատիր երևոյթ, ցնորք:

Delúsive տիլիուսիվ ած. Պատիր, խաբէական, սուտ, սնոտի, առ աչօք:

Delúsory տիլիուսըրի ած. Պատիր, խաբէական, սուտ:

Démagogue տէմըկօկ գ. Գլուխ ապստամբաց կամ խառնիճաղանճից, փաստաբան կամ ջատագով ռամկի:

Demáin, Deméan կամ Demésne տիմին գ. Իշխանութիւն, տէրութիւն, հայրենի ստացուած կամ ժառանգութիւն, կալուածք հայրենեաց:

Demánd տիմանտ գ. Խնդիր. պահանջումն. հարցուած, հարցափորձ:

To Demánd, բ, ն. Խնդրել. հարցանել, խնդիր առնել. պահանջել:

Demándable տիմանտէպլ ած. Խնդրելի, պահանջելի:

Demándant տիմանտէնթ գ. Պահանջող, դատախազ:

Demánder տիմանտըր գ. Խնդրող. հարցանող. պահանջող:

Deméan տիմին գ. Տեսիլ, կերպարան, շարժուած, գնացք, կենցաղ:

To Deméan, բ, ն. Վարիլ, կենցաղավարիլ, կեալ. իջուցանել, նուաստացուցանել:

Deméanour տիմինըր գ. Ընթացք, գնացք, կենցաղ, վարք, կենցաղավարութիւն:

Deméans տիմինզ գ. Ստացուածք, կալուածք:

To Deméntate տիմէնթէյթ բ, չ. Ցնորիլ, ցնորել, անկանիլ 'ի մտաց:

Dementátion տիմէնթէյշըն գ. Ցնորութիւն, անմտութիւն, խելայեղութիւն, մտաթափութիւն, մոլեգնութիւն, ցնորումն մտաց:

Demérit տիմէրիթ գ. Յանցանք, մեղք, ոճիր, գործ արժանի պատժոյ:

To Demérit, բ, ն. Արժանի լինել մեղադրութեան կամ պատժոյ, անարժան լինել:

Demérsed տիմէրսէտ ած. Ընկղմեալ, ընկլուզեալ:

Demérsion տիմէրշըն գ. Ընկղմումն, սուզումն:

Démi տէմի. Մասնիկ բաղադրական, որ նշանակէ կէս:

Démi-cannon տէմի-քէննըն գ. Կէս թնդանօթի:

Démi-culverin տէմի-քըլվէրին գ. Կէս հրացանի:

Démi-devil տէմի-տէվիլ գ. Կէս դև, դիւանման, դժոխային:

Démi-god տէմի-կօտ գ. Կիսաստուած, դիւցազուն:

Démi-lance տէմի-լէնս գ. Կէս կամ կարճ գեղարդն, նիզակ:

Démi-man տէմի-մէն գ. Կիսամարդ, այր անպիտան:

Démi-wolf տէմի-ուուլֆ գ. Կիսագայլ, ճագար կամ շուն գայլանման:

Demíse տիմայզ գ. Մահ, վախճան:

To Demíse, բ, ն. Թողուլ կտակաւ:

Demíssion տիմիշըն գ. Թողումն, իջումն, բարձումն:

To Demít տիմիթ բ, ն. Իջուցանել, խոնարհեցուցանել, ընկենուլ:

Demócracy տիմօքրէսի գ. Ռամկապետութիւն:

Democrátical տէմօքրէթիքէլ ած. Ռամկապետական:

To Demólish տիմօլիշ բ, ն. Կործանել, քանդել, տապալել, ջնջել, աւերել:

Demólisher տիմօլիշըր գ. Կործանիչ, քանդիչ, աւերիչ:

Demolítion տէմօլիշըն գ. Քանդումն, կործանումն, աւեր:

Démon տիմըն գ. Դև, այս, սատանայ:

Demóniac տիմօնիէք գ. Դիւահար, այսահար, այսակիր:

Demóniac կամ Demoníacal տիմօնիէք, տիմօնայէքէլ ած. Դիւական, սատանայական. կատաղի, մոլեգին:

Demónian տիմօնիէն ած. Դիւական, այսական:

Demonócracy տէմօնօքրէսի գ. Իշխանութիւն սատանայի:

Demonólatry տէմօնօլէթրի գ. Դիւապաշտութիւն:

Demonólogy տէմօնօլօճի գ. Դիւաբանութիւն, ճառ 'ի վերայ բնութեան դիւաց:

Demónstrable տիմօնսթրէպլ ած. Ապացուցանելի, ապացուցական:

Demónstrably տիմօնսթրէպլի մ. Ապացուցաբար, քաջայայտ:

To Demónstrate տիմօնսթրէյթ բ, ն. Ապացուցանել, քաջայայտ ցուցանել, հաւաստի առնել:

Demonstrátion տիմօնսթրէյշըն գ. Ապացուցութիւն. ապացոյց, նշանակ, վկայութիւն:

Demónstrative տիմօնսթրէթիվ ած. Ապացուցական. յայտնի, քաջայայտ. ցուցանող, ցուցակ. ցուցական:

Demónstratively տիմօնսթրէթիվլի մ. Ապացուցաբար. քաջայայտ, ափրապէս:

Demonstrátor տէմօնսդրէդըր գ. Ապացուցանող, ցուցանող փորձիւ:

Demonstrátory տիմօնսդրէդըրի ած. Ապացուցական:

Demúlcent տիմըլսէնդ ած. Ամոքիչ, մեղմացուցիչ, կակղացուցիչ:

Demúr տիմըր գ. Տարակոյս, կասկած, երկմտութիւն, տատամսութիւն:

To Demúr, բ, ն. Կասկածիլ, տարակուսիլ, խիթալ:

To Demúr, բ, չ. Յապաղել, վարանիլ, տատամսիլ, կասկածիլ, թողուլ անտարդ. խիթալ, ընդ միտ ածել:

Demúre տիմիուր ած. Պարկեշտ, համեստ, վայելուչ. ծանրաբարոյ, անժպիտ, հանդարտ, լուրջ:

To Demúre, բ, չ. Նայել կամ կալ ծանրութեամբ իմն, նազանօք ակնարկել:

Demúrely տիմիուրլի մ. Ծանրութեամբ իմն, պարկեշտս, նազելի, հանդարտ, կեղծեօք:

Demúreness տիմիուրնէս գ. Համեստութիւն, պարկեշտութիւն, լրջութիւն դիմաց. կեղծաւորութիւն, ցոյցք:

Demúrrer տիմըրըր գ. Յապաղումն (դատի):

Den տէն գ. Բունիլ, խորշ, ծակ, անձաւ, նկուղ, քարայր. որջ, դադարք անասնոց:

Denáy տինէյ գ. Ժխտումն, հերքումն, բացասութիւն:

Dendrólogy տէնդրօլօճի գ. Ծառաբանութիւն կամ անկաբանութիւն:

Deníable տինայէպլ ած. Ուրանալի, ժխտելի, հերքելի:

Denía l տինայէլ գ. Ժխտումն, հրաժարումն, զլացումն, հերքումն. ուրացութի:

Deníer տինայըր գ. Ոտխ, հակառակորդ. ուրացող. զլացող. հրաժարող:

Deníer տինիր գ. Դենար:

To Dénigrate տէնիկրէյդ բ, ն. Սեւացուցանել. անուանարկ առնել:

Denigrátion տէնիկրէշըն գ. Սեւութիւն:

Denizátion տէնիզէշըն գ. Ազատութիւն, ազատականութիւն:

Dénizen *կամ* Dénison տէնիզըն գ. Ազատ, ազատացեալ, գրեալ յազատ քաղաքացի:

To Dénizen, բ, ն. Ազատ առնել կամ կացուցանել, գրել յազատութիւն կամ յազատ քաղաքացի:

To Denóminate տինօմինէյդ բ, ն. Անուանել, յորջորջել, կոչել:

Denominátion տինօմինէշըն գ. Կոչումն, անուն, անուանակոչութի, յորջորջումն:

Denóminative տինօմինէդիվ ած. Յարանուանող. յորջորջական:

Denominátor տինօմինէդըր գ. Յորջորջող, որ տայ զանուանակոչութիւն. յարանուանող (թուաբանական կոտորակաց):

Denotátion տէնօդէշըն գ. Նշանակութի, ցոյց:

To Denóte տինօդ բ, ն. Նշանակել, ցուցանել, յայտ առնել:

To Denoúnce տինաունս բ, ն. Հրատարակել, հրապարակել, պատմել, քարոզել, ազդ առնել, ծանուցանել. դուշակել, յայտ առնել, ցուցանել. ամբաստան լինել, դատախազել:

Denoúncement տինաունսմէնդ գ. Հրատարակումն, ծանուցումն, սպառնալիք:

Denoúncer տինաունսըր գ. Հրատարակիչ, քարոզ սպառնալեաց:

Dense տէնս ած. Խիտ, հոծ, թանձր:

Dénsity տէնսիդի գ. Խտութիւն, հոծութիւն, թանձրութիւն:

Déntal տէնդէլ ած. Ատամնային, ատամնաձայն (հնչումն):

Déntal, գ. Ջուկն ինչ:

Dentélli տէնդէլլի գ. Ատամնեակք (զարդ ինչ ճարտարապետական):

Dentículated տէնդիքիուլէդէդ ած. Ատամնաւոր, ատամնաձեւ:

Denticulátion տէնդիքիուլէշըն գ. Ատամնաւորութիւն, ատամնաձեւութիւն:

Déntifrice տէնդիֆրիս գ. Փոշի մաքրիչ ատամանց:

Dentítion տէնդիշըն գ. Բուսանիլ կամ ժամանակ բուսանելոյ ատամանց տղայոց:

To Denúdate տինիուդէյդ բ, ն. Մերկացուցանել. հանել:

Denudátion տէնիուդէշըն գ. Մերկութի:

To Denúde տինիուդ բ, ն. Մերկացուցանել, հանել, թափել:

Denunciátion տինընշիէշըն գ. Հրատարակումն, ծանուցումն, սպառնալիք:

Denunciátor տինընշիէդըր գ. Հրատարակիչ, քարոզ. ամբաստան, դատախազ, չարախօս:

To Deny' տինայ բ, ն. Ժխտել, հրաժարել, բացասել, զլանալ. ուրանալ. չառնուլ յանձն, ոչ տալ:

To Deobstrúct տիօպսդրըքդ բ, ն. Բանալ զխոչ կամ զարգել, բանալ, ազատել:

Deóbstruent տիօպսդրիուէնդ գ. Բացող կամ քակիչ դեղ:

Déodand տիօտէնդ գ. Տուրք Աստուծոյ (տուգանք ակամայ յանցանաց յողորմութիւն աղքատաց):

To Deóppilate տիօփփիլէյդ բ, ն. Բանալ զխոչ կամ զարգելս:

Deoppilátion տիօփփիլէշըն գ. Բացումն, 'ի բաց բարձումն խցմանց:

Deóppilative տիօփփիլէթիվ ած. Բացող, մաքրողական:

Deosculátion տիօսգիուլէշըն գ. Համբոյր, համբուրումն:

To Depáint տիփէյնթ բ, ն. Նկարել. նկարագրել բանիւ, ստորագրել:

Depárt տիփարթ գ. Մեկնիլն, գնալն 'ի բաց. մահ, փոխումն յաշխարհէ. անջատումն կամ զատումն (ըստ քիմիականաց):

To Depárt, բ, ն. Թողուլ, հեռանալ:

To Depárt, բ, չ. Մեկնիլ, գնալ 'ի բաց, հեռանալ. 'ի բաց կալ, հրաժարիլ. կորընչիլ, ըստանիլ. թողուլ, լքանել. ապստամբիլ. մեռանիլ, հրաժարել յաշխարհէ:

To Depárt, բ, ն. Բաժանել, անջատել կամ զատանել (ըստ քիմիականաց):

Depárter տիփարթըր գ. Զատիչ կամ զատանող հրահալելեաց:

Depártment տիփարթմէնթ գ. Բաժանումն կամ բաժին (գաւառաց):

Départure տիփարչիուր գ. Մեկնիլն, գնալն 'ի բաց. մահ, փոխումն 'ի կենացս. հրաժեշտ, թողումն, լքումն:

Depáscent տիփէսսէնթ ած. Ճարակող, արօտական:

To Depásture տիփէսչիուր բ, ն. Արածել, ճարակել:

To Depaúperate տիփօփէրէյթ բ, ն. Աղքատացուցանել, ծախել, մաշել:

Depéctible տիփէքթիպըլ ած. Խժային, մածուցիկ, կռուական:

To Depéinct տիփէյնքթ բ, ն. Նկարել, նըկարագրել:

To Depénd տիփէնտ բ, չ. Կախիլ, կախեալ կալ, հաստատիլ. լինել ընդ ձեռամբ, կալ ընդ իշխանութեամբ. 'ի կախ մնալ:
To depend upon, հաստատիլ 'ի, ապաւինիլ, վստահ լինել:

Depéndance *կամ* Depéndancy տիփէնտէնս, տիփէնտէնսի գ. Կախումն. առկախեալ ինչ. հետևութիւն. պարագայ, շաղկապ, զուգակցութիւն. հպատակութիւն, լինելն ընդ իշխանութեամբ. վիճակ, իշխանութի, որ է ընդ իշխանութեամբ. վստահութիւն, յոյս. ապաստանումն, ծագումն, ածանցումն:

Depéndant տիփէնտէնթ ած. Կախեալ, հաստատեալ. հետևորդ. ընդ իշխանութեամբ, հնազանդեալ:

Depéndant, գ. Հպատակ, անկեալ ընդ իշխանութեամբ. հետևող, կուսակից:

Depéndence *կամ* Depéndency տիփէնտէնս, տիփէնտէնսի գ. Տես Dependance.

Depéndent տիփէնտէնթ ած. և գ. Տես Dependant.

Depénder տիփէնտըր գ. Անկեալ. ապաւինեալ, վստահացեալ:

Deperdítion տէփէրտիշըն գ. Կորուստ, նուազումն, պակասութիւն:

To Dephlégm *կամ* to Dephlégmate տիֆլէմ, տիֆլէկմէյթ բ, ն. Մաքրել 'ի մաղասոյ:

Dephlegmátion տէֆլէկմէշըն գ. Մաքրութիւն կամ զատումն մաղասոյ:

Dephlégmedness տիֆլէկմէտնէս գ. Անմաղասութիւն, մաքրութիւն 'ի մաղասոյ:

To Depíct տիփիքթ բ, ն. Նկարել. նկարագրել բանիւ. նկարել 'ի միտս:

Depílatory տիփիլէթըրի գ. Դեղ հերաթափ: [լերկ:

Dépilous տիփայլըս ած. Հերաթափ, լերկ,

Deplantátion տէփլէնթէշըն գ. Խլումն, արմատաքի խլումն բուսոց:

Deplétion տիփլիշըն գ. Դատարկումն, ամայութիւն, պարապութիւն:

Deplórable տիփլօրէպըլ ած. Ողբալի, աշխարելի, ցաւագին, ողորմ. անհնարին, չարաչար. անճարակ, անյոյս:

Deplórableness տիփլօրէպըլնէս գ. Ողբալի կամ ողորմ վիճակ, թշուառութիւն, աղէտք:

Deplórably տիփլօրէպլի մ. Ցաւագին, ողորմ. անճարակ:

Deplórate տիփլօրէյթ ած. Ողբալի, ցաւագին, թշուառ, անհնարաւոր:

Deplorátion տէփլօրէշըն գ. Ողբումն, աշխարումն:

To Deplóre տիփլօր բ, ն. Ողբալ, աշխարել, լալ, սուգ առնուլ:

Deplórer տիփլօրըր գ. Ողբացող, աշխարող, լացող, որ սուգ առնու:

Deplumátion տիփլիումէշըն գ. Փետրաթափութիւն. թափումն մազից արտևանաց աչաց:

To Deplúme տիփլիում բ, ն. Փետրաթափ առնել, թափել զփետուրս:

To Depóne տիփօն բ, ն. Դնել, հաստատել, աւանդել. վկայել, երդուեալ լինել. վստահանալ:

Depónent տիփօնէնթ գ. Վկայ, որ վկայէ 'ի դատաստանի. ձայնակրական բայ (ըստ քերականաց):

To Depópulate տիփօփիուլէյթ բ, ն. Անմարդացուցանել, աւերել, յաղարս վարել, ամայի կացուցանել:

Depopulátion տիփօփիուլէշըն գ. Անմարդութիւն, ամայութիւն, աւեր, քանդումն, ապականութիւն:

Depopulátor տիփօփիուլէթըր գ. Անմարդացուցիչ, աւերիչ, կործանիչ, քանդիչ:

Depórt տիփօրթ գ. Վարք, գնացք, կենցաղ, քաղաքավարութիւն:

To Depórt, բ, ն. Վարել կամ ունել զանձըն, փոխել:

Deportátion գ. Տարագրութիւն, աքսոր, արտասահմանութիւն։

Depórtment գ. Վարք, գնացք, կենցաղ, եղանակ, ընթացք։

To Depóse բ, ն. Դնել 'ի վայր կամ 'ի վերայ, արկանել. ընկենուլ կամ փոխել յիշխանութենէ. բառնալ. վկայել յատենի, վկայ լինել, տալ վկայութիւն. քննել, հարցանել։

To Depóse, բ, չ. Վկայել, տալ կամ բերել վկայութիւն։

Depósitary գ. Աւանդապահ, աւանդառու։

Depósite գ. Աւանդ, պահեստ։

To Depósite, բ, ն. Դնել, պահել. աւանդել, դնել յաւանդ կամ 'ի պահեստ. դնել 'ի շահու. 'ի բաց դնել, ընկենուլ, մերկանալ։

Deposítion գ. Վկայութիւն յատենի. ընկենուլն յիշխանութենէ. կարգընկէցութիւն։

Depósitory գ. Պահարան, աւանդատուն, տուն գանձու կամ պահեստի։

Depravátion գ. Ապականութիւն, խանգարումն, եղծումն. յոռութի, վատթարութիւն. վատանունութիւն։

To Depráve բ, ն. Ապականել, թիւրել, եղծանել, աղճատել։

Deprávedness գ. Ապականութիւն, խոտորումն, թիւրութիւն։

Deprávement գ. Խանգարումն, եղծումն, թիւրութիւն, ապականութիւն։

Depráver գ. Եղծիչ, ապականիչ։

Deprávity գ. Եղծումն, ապականութիւն, թիւրութիւն, յոռութի։

To Déprecate բ, ն. Մաղթել, աղերսել, պաղատել, կարդալ։

Deprecátion գ. Մաղթանք, աղերսանք, պաղատանք։

Déprecative կամ Déprecatory ած. Մաղթողական, աղերսական, պաղատագին։

Deprecátor գ. Մաղթող, աղերսարկու։

To Depréciate բ, ն. Իջուցանել կամ նուազեցուցանել զգինն. անարգել, նուաստացուցանել։

To Dépredate բ, ն. Աւար առնուլ, կապտել, կողոպտել, յափշտակել. եղծանել, գիշատել, մաշել։

Depredátion գ. Աւար, կապուտ, կողոպուտ, յափշտակութիւն. եղծումն, ապականութիւն, մաշումն, գէշ։

Depredátor գ. Աւարառու, հէն, յափշտակիչ, գիշատիչ։

To Deprehénd բ, ն. Ունել, ըմբռնել, հասանել 'ի վերայ. իմանալ, հաստ լինել, ճանաչել։

Deprehénsible ած. Ըմբռնելի. իմանալի։

Deprehénsibleness գ. Դիւրութիւն ըմբռնելոյ կամ իմանալոյ։

Deprehénsion գ. Ըմբռնումն, հասանելն 'ի վերայ. գիւտ։

To Depréss բ, ն. Ճնշել, կոխել, խոնարհ կամ նկուն առնել, ընկճել, նուաստացուցանել, լքուցանել։

Depréssion գ. Ճնշումն, կոխումն. փոս, խորութիւն, գնտատպոյն կողմըն. խոնարհութիւն, ցածութիւն, նուաստութիւն. իջումն, նուազութիւն. խոնարհումն։

Depréssor գ. Ճնշող. որ նուաճէ կամ հարստահարէ. ցածուցիչ (մըկանունք)։

Deprivátion գ. Զրկումն, կորուստ, անկումն, բարձումն։

To Depríve բ, ն. Զրկել, անմասն առնել, մերկացուցանել, կապտել. արգելուլ, խափանել. ազատել, զերծուցանել. ընկենուլ, հանել։

Depth գ. Խորութիւն. խորք. անդունդք, տարտարոսք. խորութիւն գիշերոյ, խոր գիշեր կամ ձմեռն, մէջք. մթութիւն, խրթնութիւն։

To Dépthen բ, ն. Խորացուցանել։

To Depúcelate բ, ն. Ապականել զկոյս, բառնալ զկուսութիւնն։

Depúlsion գ. Մերժումն, մղումն, վանումն, արտաքսումն։

Depúlsory ած. Մերժողական, վանողական։

To Depúrate բ, ն. Զտել, պարզել, մաքրել։

Dépurate ած. Զտեալ, պարզեալ, պարզ, անխառն, անշաղախ։

Depurátion գ. Զտումն, զտութիւն, մաքրութիւն։

To Depúre բ, ն. Զտել, պարզել, մաքրել, սրբել։

Deputátion գ. Հրեշտակութիւն, պատգամաւորութիւն, փոխանորդութի, գործակալութի, առաքումն։

To Depúte բ, ն. Կարգել, ընտրել, որոշել, առաքել, յանձն առնել։

Députy գ. Հրեշտակ, պատգամաւոր. փոխանորդ, տեղակալ, կարգեալ պաշտօնեայ։

To Dequántitate բ, ն. Նուազեցուցանել զքանակութիւնն կամ զկշիռն։

To Derácinate տիրէ՛սինէյթ բ, ն. Արմատաքի խլել. ջնջել, բառնալ, սատակել, կործանել, բնաջինջ առնել:

To Deráign կամ to Deráin տիրէյն բ, ն. Ցուցանել, հաստատել, արդարացուցանել, ստուգել:

Deráy տիրէյ գ. Աղմուկ, ամբոխ, շփոթ, խռովութիւն, աղաղակ:

To Dere տէր բ, ն. Վնասել, անիրաւել:

Derelíction տէրէլի՛քշըն գ. Լքումն, թողումն:

Derélicts տէրէ՛լիքթս գ. Ինչք կամաւ կամ ըստ հաճոյս թողեալ:

To Deríde տիրա՛յտ բ, ն. Ծաղր առնել, հեգնել, այպանել, արհամարհել:

Deríder տիրա՛յտըր գ. Կատակող, այպանող, անզգամիչ:

Derísion տիրի՛ժըն գ. Այպն, ծաղր, կատակ. այպանութիւն, արհամարհանք, նախատինք:

Derísive տիրա՛յսիվ ած. Այպանողական, հեգնական, կատականաց:

Derísory տիրա՛յսըրի ած. Ծիծաղական, ծաղրական, հեգնական:

Derívable տիրա՛յվէպըլ ած. Ածանցելի, որում մարթ է ծագիլ կամ յառաջ գալ:

Derivátion տէրիվէ՛յշըն գ. Բղխումն, ծագումն, ելումն. ածանցումն. ծնունդ:

Derívative տիրի՛վէթիվ ած. Բղխեալ, ծագեալ, ածանցեալ, ածանցական:

Derívative, գ. Ածանցումն, ածանցք, ածանցական բառ:

Derívatively տիրի՛վէթիվլի մ. Բղխմամբ, ածանցմամբ, ածանցաբար:

To Deríve տիրա՛յվ բ, ն. Բղխել, հանել. հանել, առնուլ, յառաջ ածել. հաղորդել, փոխանցել. ընդունել, ձգել. սփռել, ծաւալել, տարածել, խաղացուցանել. ածանցել, ածանցեցուցանել. սերել:

To Deríve, բ, չ. Բղխել, ծագել, ելանել, յառաջագայիլ, սերիլ. ածանցիլ:

Deríver տիրա՛յվըր գ. Բղխիչ, արմատ, պատճառ, սկիզբն:

Dern տէրն ած. Տխուր, առանձնակեաց. անգութ, անողորմ:

Derniér տէրնիէ՛յր ած. Վերջին:

Dérogate տէ՛րօկէյթ ած. Խափանեալ, աղարտեալ:

To Dérogate, բ, ն. Նուազեցուցանել յօրինաց, խափանել զօրէնս. հատանել, նուազեցուցանել:

To Dérogate, բ, չ. Բամբասել, նուազեցուցանել զհամբաւն. նախատինս դնել, աղարտել, եղծանել:

Derogátion տէրօկէ՛յշըն գ. Աղարտումն, բարձումն, խափանումն. չարախօսութիւն, վնաս, վատանունութիւն:

Derógative տիրօ՛կէթիվ ած. Նուազիչ կամ բարձող անուան, նախատական, նուաստացուցիչ, 'ի նախատինս:

Derógatorily տիրօ՛կէթըրիլի մ. Բամբասանօք, 'ի նախատինս:

Derógatoriness տիրօ՛կէթըրինէս գ. Խափանումն, վնաս, նախատինք, բամբասանք:

Derógatory տիրօ՛կէթըրի ած. Նախատական, անարգու, որ անպատիւ առնէ:

Dérvis տէ՛րվիս գ. Տէրվիշ Թուրքաց:

Déscant տէ՛սքէնթ գ. Երգ փոխանակաւ. երկայնաբանութիւն, բազմաբանութիւն, բանջաղանք:

To Déscant, բ, չ. Երգել փոխանակաւ կամ հակառակ միմեանց. երկայնաբանել, ճառասել, անկանիլ զբաղում բանիւք:

To Descénd տիսէ՛նտ բ, չ. Իջանել. անկանիլ, հոսել. խոնարհիլ, թափիլ. խաղալ, յարձակիլ, դիմել. քննել զանձն, մտախորհ լինել. սերիլ, ծագիլ, ծնանիլ. վիճակիլ, հասանել, փոխանցիլ:

To Descénd, բ, ն. Իջանել, իջանել 'ի վայր:

Descéndant տիսէ՛նտէնթ գ. Զաւակ, սերունդ, ծնունդ, որդի, ազգ, տոհմ:

Descéndent տիսէ՛նտէնթ ած. Իջանող, իջեալ. սերեալ, ծագեալ:

Descéndible տիսէ՛նտիպըլ ած. Որում մարթ է իջանել կամ վիճակիլ:

Descénsion տիսէ՛նշըն գ. Իջումն, էջք, անկումն, խոնարհումն:

Descénsional տիսէ՛նշընէլ ած. Իջման, իջանելոյ:

Descént տիսէ՛նթ գ. Էջք, իջումն. գլմումն 'ի վայր. զառ 'ի թափ, զառ 'ի վայր. ստորին կողմն, յատակ. անկումն, խոնարհումն, նուաստութիւն. յարձակումն, դիմումն. վիճակ, փոխանցումն. ծագումն, սերունդ. զաւակ, ազգ, տոհմ. գիծ սերնդոց, ազգահամար. կարգ, աստիճան:

To Descríbe տիսքրա՛յպ բ, ն. Ստորագրել, նկարագրել բանիւ, առաջի առնել. գծագրել. բաժանել, կարգել:

Descríber տիսքրա՛յպըր գ. Ստորագրող, նկարագրող:

Descríer տիսքրա՛յըր գ. Որ գտանէ կամ նշմարէ:

Descríption տիսքրի՛փշըն գ. Ստորագրութիւն, նկարագրութիւն. ընդարձակ կամ ճոխագոյն սահման. հանդէս, հանգամանք:

Descry' տիսքրա՛յ գ. Գիւտ, նշմարանք, տեսիլ:

To Descry', բ, ն. Լրտեսել, դիտել, զննել. գտանել, հանել 'ի վեր. նշմարել, տեսանել:

To Désecrate տէ՛սիքրէյթ բ, ն. Անսուրբ առնել, պղծել, ապականել:

Desecrátion տէսիքրէ՛շըն գ. Պղծութիւն, ապականութիւն:

Désert տէ՛զէրթ գ. և ած. Անապատ, ամայի, անշէն, աւերակ:

Desért տիզէ՛րթ գ. Արժանիք, արդիւնք, վաստակք. վարձ, փոխարէն, պարգև. իրաւունք, արդարութիւն, առաքինութի, քաջութիւն:

To Desért, բ, ն. Բարձի թողի առնել, թողուլ. լքանել. դասալիք լինել, փախչել 'ի զօրուէ կամ 'ի զինուորութենէ:

Desérter տիզէ՛րթըր գ. Որ բարձի թողի առնէ կամ լքանէ. դասալիք:

Desértion տիզէ՛րշըն գ. Թողումն, լքումն, ձեռնթափութիւն:

Desértless տիզէ՛րթլէս ած. Անարժան, առանց արժանեաց, անարդիւնք:

To Desérve տիզէ՛րվ բ, ն. և չ. Արժանի լինել, արդիւնաւորիլ:

Desérvedly տիզէ՛րվէտլի մ. Արդեամբք, ըստ արժանեաց, արժանաւորապէս:

Desérver տիզէ՛րվըր գ. Արդիւնաւոր, արժանի վարձուց, արժանաւոր:

Desíccants տիսի՛քքէնթս գ. Չորացուցիչ կամ ցամաքեցուցիչ դեղք:

To Désiccate տի՛սիքքէյթ բ, ն. Ցամաքեցուցանել, չորացուցանել, ցնդել, սպառել, ծախել:

Desiccátion տէսիքքէ՛շըն գ. Չորութիւն, ցամաքութիւն:

Desíccative տիսի՛քքէթիվ ած. Ցամաքեցուցիչ, չորացուցիչ:

To Desíderate տիսի՛տէրէյթ բ, ն. Ցանկալ, փափաքել, տենչալ, անձկալ:

Desídiose տիսի՛տիօս ած. Հեղգ, գործատեաց, պարապորդ, ձանձրացող:

Desígn տիզա՛յն գ. Դիտաւորութի, խորհուրդ, միտք, կամք. գծագիր, նախագիծ. օրինակ, գաղափար, նախատիպ. խորհուրդ չարութեան կամ գաւաճանութեան, խորամանկութիւն, մեքենայք:

To Desígn, բ, ն. Դիտել, խորհել, ունել ինչ 'ի մտի. կարգել, ընտրել. գծագրել, կազմել զնախագիծ, նկարել. յայտ առնել, նշանակել:

Desígnable տիզա՛յնէպլ ած. Զոր մարթ է նշանակել կամ որոշել:

Designátion տէսիկնէ՛շըն գ. Նշան, օրինակ, գաղափար. կարգումն, որոշումն. միտք, դիտաւորութիւն, դիտումն:

Desígnedly տիզա՛յնէտլի մ. Դիտմամբ, կամաւ, խորհրդով:

Desígner տիզա՛յնըր գ. Դտակ, հնարագէտ, հանգխագիր. գծագրող:

Desígning տիզա՛յնին ած. Ճարտար, խորամանկ, հնարագէտ, խարեբայ:

Desígnless տիզա՛յնլէս ած. Անդէտ, ադէտ, անզգոյշ, անխորհուրդ:

Desígnlessly տիզա՛յնլէսլի մ. Յանզգոյշս, անխորհրդաբար, առանց դիտելոյ կամ զմիտս ածելոյ:

Desígnment տիզա՛յնմէնթ գ. Դիտումն, դիտաւորութիւն, խորհուրդ. գծագրութիւն, գաղափար, նախագիծ:

Desírable տիզա՛յրէպլ ած. Ցանկալի, փափաքելի. հաճոյ, պատուական:

Desíre տիզա՛յր գ. Փափաք, ցանկութիւն, իղձ, անձուկ, յօժարութիւն:

To Desíre, բ, ն. Ցանկալ, փափաքել, անձկալ, խնդրել, հայցել:

Desírer տիզա՛յրըր գ. Ցանկացող, փափաքող, խնդրող, հայցող:

Desírous տիզա՛յրըս ած. Լի փափաքանօք կամ տենչմամբ, փափաքող, ըղձական, կաթոգին:

Desírously տիզա՛յրըսլի մ. Կաթոգին, մեծափափաք:

Desírousness տիզա՛յրըսնէս գ. Մեծափափաք ցանկութի, տենչանք, կաթոգին սէր:

To Desíst տիսի՛սթ բ, չ. Կասիլ, դադարել, 'ի բաց կալ, հրաժարիլ:

Desístance տիսի՛սթէնս գ. Կասումն, դադարումն, հրաժարումն:

Desístive տիսի՛սթիվ ած. Վերջին, աւարտիչ, վճռական:

Desk տէսք գ. Սեղան կամ գրակալ արկղաձև:

Désolate տէ՛սօլէյթ ած. Ամայի, անբնակ, աւերակ, խոպան. մենացեալ, առանձին, անմխիթար:

To Désolate, բ, ն. Ամայացուցանել, անապատ կացուցանել, աւերել, անշքացուցանել:

Désolately տէ՛սօլէյթլի մ. Ամայութեամբ, անշքաբար:

Desolátion տէսօլէ՛շըն գ. Ամայութիւն, աւեր, քանդումն, ապականութիւն. խըրթնութիւն, անշքութիւն. թախծութիւն, վհատութիւն:

Despáir տիսփէ՛յր գ. Յուսահատութիւն, անյուսութիւն, լքումն, վհատութիւն:

To Despáir, բ, չ. Յուսահատիլ, հատանել զյոյս իւր:

Despáirer տիսփէ՛յրըր գ. Յուսահատ, անյոյս:

Despáirful տիսփէ՛յրֆուլ ած. Անյոյս, յուսահատ:

Despáiringly տիսփէ՛յրինկլի մ. Յանյոյս, յուսահատութեամբ, դառնապէս:

Despátch տիսփէ՛չ գ. Լրումն կամ աւարտումն փութանակի. պատգամաւոր կամ նամականի հապճեպ առաքեալ:

To Despátch, բ, ն. Յղել կամ արձակել փութանակի, նամականի առնել ձեպով. պատրաստել, աստակել. ընել կամ կատարել փութով, ձեպել. կնքել կամ հատատել 'ի միասին:

Despátchful տիսփա՛չֆուլ ած. Փոյթ, շուտ, փութանակի:

Désperate տէ՛սփըրէյթ ած. Անյոյս, յուսահատ, յուսակտուր. յանդուգն, սաստիկ. կատաղի, մոլի. անհնարին, անբժշկելի:

Désperately տէ՛սփըրէյթլի մ. Անյոյս, յուսահատութեամբ. յանդգնաբար, մոլեգին. սաստիկ, յանհնարինս:

Désperateness տէ՛սփըրէյթնէս գ. Յանդգնութիւն, կատաղութիւն, մոլեգնութիւն, սաստկութիւն:

Desperátion տէսփըրէ՛յշըն գ. Անյուսութիւն, յուսահատութիւն:

Déspicable տէ՛սփիքէպըլ ած. Անգոսնելի, արհամարհ, անպիտան, խոտան:

Déspicableness տէ՛սփիքէպլնէս գ. Անարգութիւն, նուաստութիւն, անպիտանութի:

Déspicably տէ՛սփիքէպլի մ. Անարգաբար, նուաստաբար, գծծօրէն:

Despísable տիսփա՛յզէպըլ ած. Անարգ, անպիտան, արհամարհ, չնչին, նուաստ:

To Despíse տիսփա՛յզ բ, ն. Անարգել, անգոսնել, խոտել, ապախտ կամ անտես առնել. գարշիլ, խորշիլ:

Despíser տիսփա՛յզըր գ. Արհամարհող, անարգու, եպերող, քամահող:

Despíte տիսփա՛յթ գ. Զարութիւն, ատելութիւն, ժանտութիւն. նախատինք, անարգանք, արհամարհութիւն. գժկամակութիւն, հակառակութիւն, թշնամութիւն:

To Despíte, բ, ն. Անարգել, նախատել, թշնամանել, զայրացուցանել:

Despíteful տիսփա՛յթֆուլ ած. Չար, անզգամ, ժանտ, ատեցող, ոխերիմ, չարակամ:

Despítefully տիսփա՛յթֆուլլի մ. Չարութեամբ, անզգամութեամբ, թշնամանօք:

Despítefulness տիսփա՛յթֆուլնէս գ. Չարութիւն, ատելութիւն, թշնամանք:

Despíteous տիսփա՛յթիըս ած. Ժանտ, անզգամ, կատաղի:

To Despóil տիսփօ՛յլ բ, ն. Կողոպտել, յափշտակել, մերկացուցանել, զրկել. յապականութիւն դարձուցանել, անչքացուցանել:

Despoliátion տէսփօլիէ՛յշըն գ. Կողոպտումն, յափշտակութիւն, մերկութիւն:

To Despónd տիսփօ՛նտ բ, չ. Սրտաբեկիլ, լքանիլ. պակնուլ, զարհուրիլ, յուսահատիլ:

Despóndency տիսփօ՛նտէնսի գ. Սրտաբեկութիւն, լքումն, յուսահատութիւն:

Despóndent տիսփօ՛նտէնթ ած. Սրտաբեկ, լքեալ, անյոյս, յուսահատ:

To Despónsate տիսփօ՛նսէյթ բ, ն. Խօսել զկին, խոստանալ առն:

Desponsátion տէսփօնսէ՛յշըն գ. Հարսնախօսութիւն:

Déspot տէ՛սփօթ գ. Պետ, տիրապետ, ինքնիշխան տէր:

Despótic կամ Despótical տիսփօ՛թիք, տիսփօ՛թիքըլ ած. Տիրապետական, ինքնիշխան, բացարձակ:

Despóticalness տիսփօ՛թիքըլնէս գ. Տիրապետութիւն, տիրապետական կամ բացարձակ իշխանութիւն:

Déspotism տէ՛սփօթիզմ գ. Տիրապետութիւն, տիրապետական իշխանութի, ինքնիշխանութիւն:

To Despúmate տիսփիու՛մէյթ բ, չ. Բառնալ զփրփուրն:

Despumátion տէսփիումէ՛յշըն գ. Բարձումն փրփրոյ:

Desquamátion տէսքուամէ՛յշըն գ. Թափումն թեփոյ (ըստ վիրաբուժից):

Dessért տէզզը՛րթ գ. Պտուղներ կամ անուշեղէնք զկնի սեղանոյն, աղանդեր:

To Déstinate տէ՛սթինէյթ բ, ն. Կարգել, սահմանել, որոշել, կացուցանել:

Destinátion տէսթինէ՛յշըն գ. Կարգումն, սահման, վիճակ, վախճան:

To Déstine տէ՛սթին բ, ն. Սահմանել, կարգել, որոշել, նուիրել, կացուցանել, վիճակել:

Déstiny տէ՛սթինի գ. Ճակատագիր, բաղդ. վերին անաչութիւն. վիճակ հանդերձեալ:

Déstitute տէ՛սթիթիութ ած. Թողեալ, լքեալ, թափուր, ունայն. անանկ, անպատսպար, անօգնական. կարօտ, զուրկ, անման:

Destitútion տէսթիթիու՛շըն գ. Կարօտութիւն, պակասութիւն, չքաւորութիւն, չքոյ, զրկումն:

To Destróy տիսթրօ՛յ բ, ն. Աւերել, կործանել, յատակել. եղծանել, ապականել. խորտակել, սատակել. բառնալ, խափանել, լուծանել:

Destróyer տիսթրօ՛յըր գ. Քանդիչ, կործանիչ, սատակիչ, կորուսիչ:

Destructibílity տիսթրըքթիպի՛լիթի գ. Եղծականութիւն, ապականացութիւն:

Destrúctible տիսթրը՛քթիպըլ ած. Եղծական, ապականացու:

Destrúction տիսթրը՛քշըն գ. Աւեր. քակտումն, եղծումն, ապականութիւն. կորուստ, մահ, սատակումն:

Destrúctive տիսթրը՛քթիվ ած. Եղծիչ, ապականիչ, խանգարիչ. վնասակար:

Destrúctively դիսթրը՛քթիվլի մ. Եղծմամբ, ապականութեամբ, չարաչար, յանհնարինս:

Destrúctiveness դիսթրը՛քթիվնէս գ. Եղծումն, ապականութիւն:

Destrúctor դիսթրը՛քթըր գ. Եղծիչ, ապականիչ, ապականարար, ծախիչ:

Desudátion դէսիուտէ՛յշըն գ. Քրտնումն, քրտնահարութիւն:

Désuetude դէ՛սուիթիուտ գ. Խափանումն կամ բարձումն սովորութեան:

Desultórious կամ Désultory դէսըլթօ՛րիըս, դէ՛սըլթըրի ած. Աստանդական, յողդողդ, անհաստատ:

To Desúme դիսիու՛մ բ, ն. Առնուլ. ընդունել, ունել (յումեքէ):

To Detách դիթէ՛չ բ, ն. Քեցել, անջատել, բաժանել. կորզել. հատուածել, ջոկել (զզօրս):

Detáchment դիթէ՛չմէնթ գ. Ջոկատ զօրաց. հատուած, անջատումն:

Detáil դիթէ՛յլ գ. Մանրամասն պատմութիւն, հանգամանք կամ պարագայք իրաց:

To Detáil, բ, ն. Մանրամասն կամ մի ըստ միոջէ պատմել:

To Detáin դիթէ՛յն բ, ն. Ունել, պահել առ ինքն, ըմբռնել. արգելուլ, խափանել, ունել 'ի կապանս կամ 'ի բանտի:

Detáinder դիթէ՛յնտըր գ. Հրամանագիր՝ ունելոյ 'ի կապանս կամ 'ի բանտի:

Detáiner դիթէ՛յնըր գ. Որ ունի զստարինն, զրկող, խափանարար:

To Detéct դիթէ՛քթ բ, ն. Յայտնել, բանալ, գտանել, հանել 'ի վեր:

Detécter դիթէ՛քթըր գ. Յայտնիչ, որ բանայ կամ գտանէ:

Detéction դիթէ՛քշըն գ. Յայտնութիւն, բացումն, հրատարակումն, գիւտ:

Deténtion դիթէ՛նշըն գ. Ըմբռնումն, արգել 'ի գիպահոջ, կապանք, կալանք, արգելումն. անիրաւ ստացուած, ունելն զօտարին:

To Detér դիթէ՛ր բ, ն. Պակուցանել, ընքուցանել, ընկրկել, 'ի բաց դարձուցանել:

To Detérge դիթէ՛րճ բ, ն. Սրբել, մաքրել, լուանալ, ջնջել:

Detérgent դիթէ՛րճէնթ ած. Մաքրիչ, սրբիչ, մաքրողական:

Deteriorátion դիթիրիօրէ՛յշըն գ. Վատթարութիւն, յոռութիւն:

Detérment դիթէ՛րմէնթ գ. Ահ, ահարկութիւն, պակուցումն, ընքումն, սրտաբեկութիւն, վհատութիւն:

Detérminable դիթէ՛րմինէպլ ած. Զոր մարթ է որոշել, սահմանել կամ վճռել:

Detérminate դիթէ՛րմինէյթ ած. Որոշեալ, սահմանեալ, կանոնեալ. վճռեալ, վճռական. եդեալ կամ հաստատեալ 'ի մտի. յօժարամիտ, սինդագոյն, հաստատուն:

To Detérminate, բ, ն. Սահմանել, վճռել, կանոնել, հաստատել:

Detérminately դիթէ՛րմինէյթլի մ. Հաստատութեամբ, սինդագոյնս. ճշգրտիւ, հաւաստեաւ:

Determinátion դիթէրմինէ՛յշըն գ. Սահման, կարգումն. կամք, դիտաւորութիւն, խորհուրդ. վճիռ, գատակնիք:

Detérminative դիթէ՛րմինէթիվ ած. Որոշիչ, սահմանիչ, վճռական:

Determinátor դիթէրմինէ՛յթըր գ. Որոշիչ, սահմանիչ, վճռող:

To Detérmine դիթէ՛րմին բ, ն. Սահմանել, դնել, հաստատել, կարգել. սահման հատանել, ընդ կողոպրաւ փակել. ընտրել, դնել 'ի մտի, հաստատել զմիտս. վճռել. վճարել, բառնալ 'ի կենաց:

To Detérmine, բ, չ. Վճարիլ, կնքիլ, աւարտիլ. վճռիլ. կարծիս 'ի մտի ունել. ըղձեստ գալ:

Deterrátion դիթէրրէ՛յշըն գ. Հանելն 'ի գերեզմանէ կամ 'ի հողոյ:

Detérsion դիթէ՛րշըն գ. Ջնջումն, սրբումն, մաքրութիւն:

Detérsive դիթէ՛րսիվ ած. Սրբիչ, մաքրիչ, մաքրողական, որ ջնջէ:

Detérsive, գ. Մաքրողական կամ սրբիչ դեղ վիրաց:

To Detést դիթէ՛սթ բ, ն. Գարշիլ, զզուիլ, ատել, խորշիլ, նզովել:

Detéstable դիթէ՛սթէպլ ած. Գարշելի, զզուելի, ատելական, պիղծ, ատելի:

Detéstably դիթէ՛սթէպլի մ. Գարշանօք, զզուանօք, ատելութեամբ, չարաչար:

Detestátion դիթէսթէ՛յշըն գ. Գարշութիւն, զզուանք, ատելութիւն:

Detéster դիթէ՛սթըր գ. Գարշեցող, ատեցող:

To Dethróne դիթհրօ՛ն բ, ն. Ընկենուլ յաթոռոյ իշխանութեան կամ թագաւորութէ:

Detínue դիթինիու գ. Հրամանագիր յետս դարձուցանելոյ զգրաւեալ ինչս այլոց:

Detonátion դէթօնէ՛յշըն գ. Բոմբիւն, շառաչիւն:

To Détonize դէ՛թօնայզ բ, ն. Գոռնցուցանել շառաչմամբ (ըստ քիմիականաց):

To Detórt դիթօ՛րթ բ, ն. Թիւրել, խոտորեցուցանել, կամակորել, չարաչար մեկնել:

To Detráct դիթրէ՛քթ բ, ն. Բամբասել, վատանուն առնել. չարախօսել. զրպարտել. բառնալ, նուազեցուցանել:

Detrácter դիթրէ՛քթըր գ. Բամբասող, չարախօս, զրպարտիչ:

Detráction տիտրէքշըն գ. Բամբասանք, չարախօսութիւն, զրպարտութիւն, անիրաւութիւն:

Detráctory տիտրէքթըրի ած. Բամբասանական, նախատական, անուանարկ. նուաղեցուցիչ, պակասեցուցիչ:

Detráctress տիտրէքթրէս գ. Կին բամբասող կամ անիրաւ:

Détriment տէթրիմէնթ գ. Վնաս, տոյժ, տուգանք, կորուստ:

Detriméntal տէթրիմէնթըլ ած. Վնասակար, չար, կորստական:

Detrítion տէթրիշըն գ. Մաշումն, հնութիւն, ծախումն:

To Detrúde տիտրուտ բ, ն. Իջուցանել 'ի վայր, ընկենուլ, մղել, արգելուլ, փակել:

To Detrúncate տիտրընքէյթ բ, ն. Կոճոտել, քանդել, կարել, յապաւել, կրճատել, ծայրաքաղ առնել:

Detruncátion տիտրընքէյշըն գ. Քանդումն, կրճատումն, յապաւումն, ծայրաքաղ:

Detrúsion տիտրուժըն գ. Մղումն, վանումն, ճնշումն, բռնութիւն:

Deturbátion տիթըրպէյշըն գ. Մղումն 'ի վայր, ընկեցումն:

Devastátion տէվէսթէյշըն գ. Աւեր, կործանումն, քանդումն, ամայութիւն, ապականութիւն:

Deuce տիուս գ. Երկու կամ կրկին (ասի 'ի խաղս): Տես Deuse.

To Devélop տիվէլըփ բ, ն. Բանալ, պարզել, յայտնել, ծաւալել:

Devérgence տիվըրճէնս գ. Իջումն, խոնարհումն, էջք, զառ 'ի վայր:

To Devést տիվէսթ բ, ն. Մերկացուցանել, հոլանի առնել. կողոպտել. կապտել, յափշտակել, զրկել. զերծել. զերծուցանել, ազատ առնել:

Devéx տիվէքս ած. Խոնարհեալ, կորացեալ, զառ 'ի վայր, զառ 'ի թափ:

Devéxity տիվէքսիթի գ. Կորութիւն, զառ 'ի վայր:

To Déviate տիվիէյթ բ, չ. Զառածիլ, խոտորիլ, թիւրիլ, մոլորիլ:

Deviátion տիվիէյշըն գ. Զառածութիւն, խոտորումն, թիւրութիւն. մոլորութիւն, վրիպակ:

Devíce տիվայս գ. Հնարք, ճարտարութիւն, խորամանկութիւն, գաւ. միտք, խորհուրդ. քննութիւն, տեսութիւն. առաջարկութիւն, ընտրութիւն կամաց. գրուագ, նշան. գիւտ, արուեստ, եղանակ:

Dévil տէվվըլ գ. Դեւ, սատանայ, բանսարկու, չար. չարադեւ:

Dévilish տէվվըլիշ ած. Սատանայական, դիւական, ամենաչար:

Dévilishly տէվվըլիշլի մ. Դիւաբար, չարութեամբ, նենգութեամբ:

Dévious տիվիըս ած. Զառածեալ, խոտորեալ, մոլորեալ. թափառական:

Devíse տիվայզ գ. Հրխտակ, թողումն կտակաւ. գիւտ, հնարք, ճարտարութիւն: Տես Device.

To Devíse, բ, ն. Հրխտակ առնել, թողուլ կտակաւ:

To Devíse, բ, չ. Խորհել, զմտաւ ածել, հնարս գտանել:

To Devíse, բ, ն. Գտանել, հնարել, նըկարել կամ կերպարանել 'ի միտս. ստեղծուլ, ձեւացուցանել, ճարտարապետել:

Devíser տիվայզըր գ. Գտակ, գտիչ, ըսկիզբն, առաջնորդ:

Devísour տիվայզըր գ. Որ թողու հրխտակաւ:

Dévitable տէվիթէպլ ած. Յորմէ մարթ է խոյս տալ կամ խոտորիլ:

Devitátion տէվիթէյշըն գ. Խոյս, խուսափումն, խորշումն, փախուստ, հրաժեշտ:

Devóid տիվօյտ ած. Պարապ, դատարկ, թափուր. զուրկ, անմասն, առանց:

Devóir տիվօյր գ. Պարտք, հարկ ծառայութեան, մեծարանք, պատուասիրութ:

To Devólve տիվօլվ բ, ն. Գլել, թաւալեցուցանել, տապալել. փոխանցել. արկանել, շրջել, դարձուցանել, յանձնել, աւանդել:

To Devólve, բ, չ. Գլորիլ, թաւալիլ, տապալիլ. փոխանցիլ, վիճակիլ:

Devolútion տէվօլիուշըն գ. Գլորումն, թաւալումն. փոխանցումն, փոփոխումն, անցք (ժառանգութեան 'ի միոյ ազգատոհմէ յայլ):

Devorátion տիվօրէյշըն գ. Գիշատումն, կերակրումն:

To Devóte տիվօթ բ, ն. Ուխտել, նուիրել, ընծայել, ձօնել. տալ զանձն, անձնատուր լինել. դատապարտել, մատնել. անիծանել, նզովել, դարշիլ:

Devótedness տիվօթէտնէս գ. Նուիրումն, ընծայումն:

Devoteé տիվօթի գ. Կեղծաւորեալ բարեպաշտ:

Devótion տիվօշըն գ. Ուխտ, ուխտադրութիւն, նուիրումն. բարեպաշտութիւն, պաշտօնասիրութիւն, ջերմեռանդութիւն. պաշտօն, պաշտամունք. աղօթք. յարգութիւն, մեծարանք. ըղձակաթ կամ խանդակաթ սէր. խնամութիւն, տեսութիւն:

Devótional տիվօշընըլ ած. Ջերմեռանդն, փութեռանդն, բարեպաշտօն, երկիւղած:

Devótionalist տիվօշընէլիսթ գ. Տգէտ կամ կեղծաւորեալ բարեպաշտօն:

To Devoúr տիվաուր բ, ն. Գիշատել, կե-

ղէքել, անյագ ուտել, ծախել, ապառել, կլանել. անյագ վայելել, ագահել:

Devoúrer տիվա՛ուըրր գ. Ծախիչ, ապառող, լափլիզող, գիշատիչ, կեղեքիչ:

Devoút տիվա՛ուդ ած. Ջերմեռանդն, պաշտօնասէր, բարեպաշտօն, երկիւղած, եռանդագին:

Devoútly տիվա՛ուդլի մ. Եռանդագին, երկիւղածութեամբ, մտադիւր, սրտի մտօք:

Deuse տիուս գ. Դեւ, սատանայ (ասի ընդ խաղ. ոմանք գրեն Deuce).

Deuterógamy տիուդէրօ՛կէմի գ. Երկրորդ կամ կրկին ամուսնութիւն:

Deuterónomy տիուդէրօ՛նօմի գ. Երկրորդ օրէնք, գիրք երկրորդ օրինաց:

Deuteróscopy տիուդէրօ՛սքօբի գ. Երկրորդ միտք, երկրորդական նշանակութի կամ տեսութիւն:

Dew տիու գ. Յող:

To Dew, ք, ն. Յողել, սրսկել, թանալ, ոռոգանել, խոնաւացուցանել:

Déwberry տի՛ուպէրրի գ. Պատուղ մորենւոյ:

Dewbesprént տիուպիսբրէ՛նդ ած. Յողալից, սրսկեալ ցողով:

Déwdrop տի՛ուտրօբ գ. Կաթիլ ցողոյ:

Déwlap տի՛ուլէբ գ. Առկախեալ մորթ պարանոցի կենդանեաց. առկախեալ շըրթունք զառամելոց:

Déwlapt տի՛ուլէբդ ած. Որ ունի առկախեալ մորթ 'ի պարանոցի:

Déwworm տի՛ուուըրմ գ. Որդն ինչ գըտեալ 'ի ցօղի:

Déwy տի՛ուի ած. Յողային, ցողանման. ցողագին, ցողատարափ:

Déxter տէ՛քսդըր ած. Աջ, աջոյ:

Dextérity տէքսդէ՛րիդի գ. Արագաշարժութիւն, յաջողակութիւն. Ճարտարութիւն, Ճարտարմտութիւն, խորագիտութի:

Déxterous տէ՛քսդըրըս ած. Արագաշարժ, թեթեւ, յաջողակ. Ճարտար, խորագէտ, տրագամիտ:

Déxterously տէ՛քսդըրըսլի մ. Յաջողակս, Ճարտար, քաջիկ, արագամտութեամբ:

Déxtral տէ՛քսդրէլ ած. Աջ, աջոյ, աջակողմեան:

Dextrálity տէքսդրէ՛լիդի գ. Աջականութիւն, լինելն յաջակողմն:

Diabétes տայապի՛դիս գ. Միզակաթութիւն, միզահեղութիւն:

Diabólic կամ Diabólical տայապօ՛լիք, տայապօ՛լիքէլ ած. Դիւական, սատանայական, ամենաչար:

Diacódium տայէքօ՛տիըմ գ. Մեկոնահիւթ (դեղ ինչ):

Diacóustics տայաքա՛ուսդիքս գ. Գիտութիւն կամ Ճառ 'ի վերայ հնչմանց:

Díadem տա՛յատէմ գ. Խոյր, թագ, պսակ:

Díademed տա՛յէտէմտ ած. Թագազարդ, պսակազարդ, պսակաւոր:

Díadrom տա՛յէտրըմ գ. Միջոց կամ ժամանակ շարժման և Ճօճանաց:

Diaérésis տայէ՛րիսիս գ. Տրոհումն կամ երկատութիւն վանկի, նշան տրոհութեան վանկի:

Diagnóstic տայակնօ՛սդիք գ. Ախտացոյց կամ ախտագուշակ նշան:

Diágonal տայա՛կօնէլ ած. Տրամանկիւնի, տրամանկիւն:

Diágonal, գ. Տրամանկիւն, տրամանկիւն գիծ:

Diágonally տայէ՛կօնէլլի մ. Տրամանկիւնաբար, իբրեւ զտրամանկիւն:

Díagram տա՛յէկրէմ գ. Գծագրութիւն երկրաչափական ձեւոց:

Diagry'diates տայէկրա՛յտիէդս գ. Զօրաւոր դեղք մաքրողական:

Díal տա՛յէլ գ. Ժամացոյց արեգակնային:

Díal-plate տա՛յէլ-բլէյդ գ. Երջանակ արեգակնային ժամացուցի:

Díalect տա՛յէլէքդ գ. Գաւառական բարբառ, լեզու գաւառին. ոՃ, եղանակ խօսից. լեզու, բարբառ:

Dialéctic տայալէ՛քդիք գ. Տրամաբանութի:

Dialéctical տայալէ՛քդիքէլ ած. Տրամաբանական:

Díaling տա՛յալին գ. Ստուերագիտութիւն կամ ստուերաչափութիւն:

Díalist տա՛յէլիսդ գ. Յօրինող արեգակնային ժամացուցից:

Diálogist տայէ՛լօճիսդ գ. Տրամախօս:

Díalogue տա՛յալօկ գ. Տրամախօսութիւն, խօսակցութիւն:

To Díalogue, ք, չ. Տրամախօսել, խօսակցել, խօսել 'ի միասին:

Dialy'sis տայէլի՛սիս գ. Տրոհութիւն կամ տրամալուծութիւն (ըստ Ճարտասանից):

Diámeter տայէ՛միդըր գ. Տրամագիծ, տրամաչափ, տրամաչափ գիծ:

Diámetral տայէ՛միդրէլ ած. Տրամագծեան, տրամաչափական:

Diámetrally տայէ՛միդրէլլի մ. Տրամագծաբար, դէմ ընդդէմ:

Diamétrical տայէմէ՛դրիքէլ ած. Տրամագծեան, տրամաչափական. դէմ ընդդէմ, ամենեւին հակառակ:

Diamétrically տայէմէ՛դրիքէլլի մ. Տրամագծաբար, տրամաչափապէս, դէմ ընդդէմ, ամենեւին ընդհակառակն:

Díamond տա՛յամընտ գ. Ադամանդ:

Diapáson տայէբէ՛յզըն գ. Բաղաձայնութի երաժշտական՝ կոչեցեալ Ութերորդ:

Díaper տա՛յէբըր գ. Կտաւ ծաղկահիւս

կամ ծաղկենկար․ անձեռոցք, անձեռոցիկ, գլենջակ։

To Díaper, բ, ն․ *Ցասպխանման, երփն երփն կամ ծաղկենկար յօրինել։*

Diaphanéity դայէֆէնիյիթի գ․ *Թափանցկութիւն։*

Diaphánic դայէֆէնիք ած․ *Թափանցիկ։*

Diáphanous դայէֆէնըս ած․ *Թափանցիկ, լուսանցոյց։*

Diaphorétic դայէֆօրէթիք ած․ *Քրտնեցուցիչ, քրտնաբեր։*

Díaphragm դայէֆրէմ գ․ *Ստոծանի․ բաժանումն, հատուած։*

Diarrhoéa դայէրրիէ գ․ *Թանչք, ախտ թանչից, որովայնալուծութիւն։*

Diarrhoétic դայէրրէթիք ած․ *Որովայնալոյծ, լուծողական, մաքրողական։*

Díary դայէրի գ․ *Օրագրութիւն, յիշատակարան աօրեայ անցից։*

Diástole դայէսթօլ գ․ *Լայնումն կամ երկարութիւն վանկի․ թողանք կամ ընդարձակութիւն սրտի։*

Díastyle դայէսթայլ գ․ *Տրամասիւն կամ տարասիւն շինուած։*

Diatésseron դայէթէսսէրօն գ․ *Բաղաձայնութի երաժշտական կոչեցեալ Զորրորդ։*

Díbble դիպպըլ գ․ *Բահ, բրիչ, փայտատ։*

Díbstone դիպսթօն գ․ *Փոքրիկ քար 'ի պէտս խաղալոյ։*

Dicácity դիքէսիթի գ․ *Ճառխօսութիւն, բարբանջանք, շաղակրատանք։*

Dice դայս գ․ *Յոգնականն Die բառի, քուէայ։*

To Dice, բ, չ․ *Խաղալ քուէիւք։*

Dice-box դայս-պօքս գ․ *Տուփ քուէից նարդին։*

Dícer դայսըր գ․ *Որ խաղայ քուէիւք, որ խաղայ նարտ։*

Dichótomy դիքօթօմի գ․ *Երկատութիւն, բաժանումն ընդ երկուս։*

Dícker of leather դիքըր օֆ լէտհըր գ․ *Տասն կամ տասնեակ մորթք։*

Díctate դիքթէյթ գ․ *Ասացուած, պատգամ, բան, հրաման, առած։*

To Díctate, բ, ն․ *Թելադրել․ ցուցանել, ուսուցանել․ ազդել, հրամայել, ասել։*

Dictátion դիքթէշըն գ․ *Թելադրութիւն, ազդումն, հրաման։*

Dictátor դիքթէթըր գ․ *Դիկտատոր, իշխանապետ․ իշխեցող, հրամանատար։*

Dictatórial դիքթէթօրիէլ ած․ *Դիկտատորութեան կամ իշխանապետութեան․ իշխանական․ վարդապետական։*

Dictátorship դիքթէթըրշիփ գ․ *Դիկտատորութիւն, իշխանապետութիւն․ իշխողութիւն, միապետութիւն։*

Dictáture դիքթէչիուր գ․ *Դիկտատորութիւն, իշխանապետութիւն։*

Díction դիքշըն գ․ *Ասացուած, բան, ոճ խօսից, բայատրութիւն։*

Díctionary դիքշընէրի գ․ *Բառագիրք, բառարան։*

Did դիտ․ *Կատարեալ ժամանակ* to Do *բայի։* I did it, *արարի զայդ․ գնի եւ յաւգուութիւն բանից, զօրօրինակ* I did really love him, *այո սիրեցի զնա յամենայն սրտէ։*

Didáctic *կամ* Didáctical դիտէքթիք, դիտէքթիքէլ ած․ *Վարդապետական, խրատական, մարզիչ, կրթական։*

Dídapper դիտէփփըր գ․ *Թռչուն ջրային։*

Didascálic դիտէսքէլիք ած․ *Վարդապետական, կրթական, մարզիչ, հրահանգիչ։*

To Dídder դիտտըր բ, ն․ *Սարսռեցուցանել, դողացուցանել։*

Didst դիտսթ․ *Երկրորդ դէմք կատարեալ ժամանակի* to Do *բայի։* Who didst maintain, *որ կալար կամ պաշտպան եղեր։*

Die դայ գ․ *Ներկ, ներկուած, գոյն, գունակութիւն։*

Die, (*յոգնականն լինի* dice) գ․ *Քուէ նարտի, քուէայ․ բաղդ, վիճակ, պատահումն․ խորանարդ։*

Die, (*յոգնականն* dies) գ․ *Կնիք դրամոյ։*

To Die, բ, ն․ *Ներկել, գունել, գունակել։*

To Die, բ, չ․ *Մեռանիլ, սպանանիլ․ կորնչիլ, տատակիլ, սպառիլ։*

Díer դայըր գ․ *Ներկարար, ներկագործ։*

Díet դայէթ գ․ *Կերակուր, ուտեստ, դարման․ ժուժկալութիւն 'ի կերակրոց, անսուաղութիւն, դարման առողջութեան․ վարձք, ռոճիկ։*

To Díet բ, ն․ *Զգուշացուցանել 'ի կերակրոց, դարմանել զհիւանդն ժուժկալութեամբ կամ անսուաղութեամբ․ կերակրել, դարմանել, բուծանել։*

To Díet բ, չ․ *Ժուժկալել 'ի կերակրոց 'ի դարման առողջութեան․ ուտել, ճաշակել, կերակրիլ․ ընդունել զդարման։*

Díet, գ․ *Ժողով իշխանաց աէրութեան։*

Díet-drink դայէթ-դրինք գ․ *Բժշկական ըմպելիք։*

Díetary դայէթէրի ած․ *Ժուժկալութե, զգուշաւոր։*

Díeter դայէթըր գ․ *Զգուշացուցիչ 'ի կերակրոց, դարմանիչ։*

Dietétic *կամ* Dietétical դայէթէթիք, դայէթէթիքէլ ած․ *Ժուժկալութեան կամ զգուշութեան, զգուշաւոր, ժուժկալ։*

To Díffer դիֆֆըր բ, ն․ *Տարբերիլ, որոշիլ, զանազանիլ․ անմիաբան լինել, այլազգ խորհել։*

Dífference դիֆֆըրէնս գ․ *Տարբերութի,*

զանազանութիւն, խտիր, աննմանութիւն, անմիաբանութիւն. վէճ, կագ, հակառակութիւն, կռճիմն. նշան, նշանակ:

To Difference, բ, ն. Տարբերել, զանազանել, որոշել:

Different տիֆֆըրէնդ ած. Տարբեր, աննման, այլազգ, զանազան, որիշ, այլևայլ, պէսպէս:

Differential տիֆֆըրէնշըլ ած. Տարբերական (ոճ կամ հաշիւ):

Differently տիֆֆըրէնդլի մ. Այլազգ, այլազգաբար, տարօրինակ:

Difficil տիֆֆիսիլ ած. Դժուարին, ծանր, դժնդակ. դժուարիմաց. դեգ, կամակոր:

Difficilness տիֆֆիսիլնէս գ. Դեգութի, յամառութիւն, դժկամակութիւն, անհաւանութիւն:

Difficult տիֆֆիքըլդ ած. Դժուարին, ծանր, դժնդակ, անտանելի, տարժանելի. դեգ, կամակոր, խիստ:

Difficultly տիֆֆիքըլդլի մ. Դժուարաւ, դժուարինս, հազիւ:

Difficultly տիֆֆիքըլդի գ. Դժուարութիւն, աշխատութիւն, ծանրութիւն, արգել, ընդդիմութիւն. տագնապ, տարակոյս, խիղճ, երկմտութիւն:

To Diffide տիֆֆայտ բ. չ. Ոչ վստահանալ, երկուանալ, երկբայիլ, կասկածիլ, խիթալ:

Diffidence տիֆֆիտէնս գ. Կասկած, խէթ միտք, երկմտութիւն, տարակոյս, անվստահութիւն:

Diffident տիֆֆիտէնդ ած. Թերահաւատ, կասկածոտ, կեղակարծ, երկբայելի:

To Diffind տիֆֆինտ բ, ն. Ճեղքել, հերձուլ, պատառել:

Diffission տիֆֆիշըն գ. Ճեղքուած, հերձումն, պատառուած:

Difflation տիֆֆլէյշըն գ. Ցնդումն կամ հոսումն 'ի ձեռն շնչոյ կամ հողմոյ, ցիրեցումն:

Diffluence կամ Diffluency տիֆֆլուէնս, տիֆֆլուէնսի գ. Հոսումն, թափումն, զեղումն, ծաւալումն, հեղումն:

Diffluent տիֆֆլուէնդ ած. Հոսանուտ, հեղեղուկ, ծաւալական:

Difform տիֆֆօրմ ած. Անհամեմատ, աննման, տարբեր. աձև, անդեղեայ:

Difformity տիֆֆօ՛րմիդի գ. Անհամեմատութիւն, աննմանութիւն, տարբերութի:

Diffranchisement տիֆֆրէնչիզմէնդ գ. Անազատականութի, բարձումն ազատութեան կամ իրաւանց:

Diffuse տիֆֆիուս ած. Սփռեալ, ծաւալեալ, տարածեալ. բազմաբան, ճոխ, երկայն, ճապաղ, ընդարձակ:

To Diffuse, բ, ն. Հեղուլ, հոսել, զեղուլ, ճապաղել. սփռել, ծաւալել, տարածանել:

Diffused տիֆֆիուզտ ած. Ցանեցիր, խառնիխուռն, չփոթ, անկարգ:

Diffusedly տիֆֆիուզէտլի մ. Խուռն յորդութեամբ, ցանեցիր, ճոխաբար, ընդերկար, ճոխապէս, ընդարձակապէս:

Diffusedness տիֆֆիուզէտնէս գ. Ճապաղումն, ընդարձակութիւն:

Diffusely տիֆֆիուսլի մ. Ճոխապէս, ընդարձակապէս, խուռն:

Diffusion տիֆֆիուժըն գ. Սփիւռ, ծաւալումն, զեղումն, ճապաղումն. ճոխութիւն, ընդարձակութիւն, երկարութիւն:

Diffusive տիֆֆիուսիվ ած. Սփռիչ, ծաւալիչ, տարածող. ծաւալական, տարածական, բուրիչ. սփռեալ, տարածեալ, ցրուեալ:

Diffusively տիֆֆիուսիվլի մ. Ցանեցիր, խուռն յորդութեամբ, աստ և անդ, ցրիւ:

Diffusiveness տիֆֆիուսիվնէս գ. Տարածութիւն, ընդարձակութի, ճապաղումն:

To Dig տիկ բ, ն. Փորել, բրել, պեղել. ծակել, բանալ. հերձանել, հատանել, հանել, գտանել: To dig up, հանել 'ի հողոյ:

To Dig, բ, չ. Փորել, պեղել:

Digerent տայճէրէնդ ած. Մարսողական:

Digest տայճէսդ գ. Գիրք կամ ժողովումն օրինաց հաւաքեալ 'ի մի:

To Digest տիճէսդ բ, ն. Կարգել, բաշխել. մարսել, հալել. հաստատել, հանդերձել. խոկալ, մտախորհ լինել. կազմել, յօրինել. համբուրժել. վայելել:

Digester տիճէսդըր գ. Կարգիչ, հանդերձիչ, յօրինող. մարսող. ջեռուցիչ. մարսեցուցիչ:

Digestible տիճէսդիպլ ած. Դիւրամարս:

Digestion տիճէսչըն գ. Մարսումն, մարսողութիւն. հաստատութիւն. կարգ, յօրինուած, հանդերձանք:

Digestive տիճէսդիվ ած. Մարսեցուցիչ, հալողական. կարգիչ, յօրինիչ, հանդերձիչ:

Digestive, գ. Դեղ հասունացուցիչ վիրաց:

Digger տիկըր գ. Բրիչ, պեղող:

To Dight տայդ բ, ն. Հանդերձել, զգեցուցանել, պճնել, յօրինել. դնել, արկանել:

Digit տիճիդ գ. Մատնաչափ, մատնթուանշան: [մատնանիշ:

Digitated տիճիդէյդէտ ած. Մատնաւոր,

Digladiation տայկլէտիէյշըն գ. Սուսերամարտութիւն, վէճ, կագ, հակառակութի:

Dignified տիկնիֆայտ ած. Արժանապատիւ, արգոյ, մեծարու, գերապատիւեալ:

Dignification տիկնիֆիքէյշըն գ. Արժանապատուութի, գերակայութի, պատիւ:

To Dígnify տի՛կնիֆայ բ, ն. Հաստատել յաստիճան իշխանութեան, բարձրացուցանել, արժանի առնել. յարգել, մեծարել, պանծացուցանել:

Dígnitary տի՛կնիթէրի գ. Արժանապատիւ, պատուական, նախապատիւ, գերապատիճանեալ, գերակայ:

Dígnity տի՛կնիթի գ. Արժանաւորութի, յարգ, վայելչութիւն, գերակայութիւն. գեղ կամ շուք երեսաց. արժանապատուութիւն, աստիճան, իշխանութիւն, պաշտօն, մեծութիւն. առած, ընդհանուր սկզբունք. աստեղատուն (բստ աղթարաց):

Dignótion տիկնօ՛շըն գ. Որոշումն, ընտրութիւն, նշան:

To Digréss տիկրէ՛ս բ, չ. Խոտորիլ, շեղիլ, զարտուղիլ, արտաքս ելանել. յանցանել, վրիպիլ:

Digréssion տիկրէ՛շըն գ. Խոտորումն, շեղումն, զարտուղութիւն:

Dijudicátion տայճիուտիքէ՛շըն գ. Դատաստան, վճիռ, որոշումն, ընտրութիւն:

Dike տայք գ. Փոս, խրամ, ջրանցք, ջրադարձ. թումբ, ամբարտակ:

To Dilácerate տիլէ՛սըրէյթ բ, ն. Պատառել, պատատառել, փեռեկտել:

Dilacerátion տիլէսըրէ՛շըն գ. Պատառումն, ճեղքումն, փեռեկտումն:

To Dilániate տիլէ՛նիէյթ բ, ն. Յօշոտել, պատառոտել, կեղեքել: [ցրուել:

To Dilápidate տիլէ՛փիտէյթ բ, չ. Վատնել,

Dilapitátion տիլէփիթէ՛շըն գ. Վատնումն, ցրուումն:

Dilatabílity տիլէթէպի՛լիթի գ. Տարածականութիւն, ծաւալականութիւն, ընդարձակութիւն:

Dilátable տիլէ՛թէպըլ ած. Ընդարձակելի, տարածելի, տարածական, ծաւալական:

Dilatátion տիլէթէ՛շըն գ. Տարածութի, լայնումն, ընդարձակութիւն:

To Diláte տիլէ՛յթ բ, ն. Ընդարձակել, լայնել, տարածանել, ծաւալել. յաճախել կամ ընդարձակել զբանս, երկայնաբանել:

To Diláte, բ, չ. Լայնիլ, ընդարձակիլ, տարածանիլ. յերկարել զբանս:

Dilátor տիլէ՛յթըր գ. Ընդարձակիչ, բացարան:

Dílatoriness տի՛լէթըրինէս գ. Յապաղումն, յամրութիւն, դանդաղկոտութիւն:

Dílatory տի՛լէթըրի ած. Յապաղեցուցիչ, յամր, դանդաղկոտ:

Diléction տիլէ՛քշըն գ. Սէր, սիրելութի, բարեկամութիւն:

Dilémma տայլէ՛մմը գ. Երկայրաբանութիւն. դժուարութիւն կամ նեղիճն յերկուց կողմանց, տագնապ:

Díligence տի՛լիճէնս գ. Փոյթ, ջանք, հոգ, խնամ, արթնութիւն: To do *կամ* to give diligence, փութալ, փոյթ ունել, ջանալ, դուն գործել:

Díligent տի՛լիճէնթ ած. Փոյթ, փութաջան, երկասէր, յօժարամիտ:

Díligently տի՛լիճէնթլի մ. Փութով, խնամով, փութոյ սնդութեամբ, սնդադոյնս, անդանդաղ, սրտի մտօք:

Dill տայլ գ. Սամիթ:

Dilúcid տիլիու՛սիտ ած. Պայծառ, լուսաւոր, լուսափայլ, փայլուն. մեկին, յայտնի:

To Dilúcidate տիլիու՛սիտէյթ բ, ն. Լուսաբանել, մեկնել, բացայայտել, դիւրիմաց գործել:

Dilucidátion տիլիուսիտէ՛շըն գ. Լուսաբանութիւն, մեկնութիւն, բացայայտումն:

Díluent տի՛լիուէնթ ած. Լուծիչ:

Díluent, գ. Լուծական դեղ:

Dilúte տիլիու՛թ ած. Հեղեղիչ, ողող, ջրախառն, թոյլ, մեղմ, բացագոյն:

To Dilúte, բ, ն. Լուծանել, խառնել, մեղմել. թուլացուցանել, տկարացուցանել, նուազեցուցանել:

Dilúter տիլիու՛թըր գ. Հեղեղիչ, լուծիչ, թուլացուցիչ:

Dilútion տիլիու՛շըն գ. Հեղեղումն, լուծումն, մեղմումն, խառնումն:

Dilúvian տիլիու՛վիըն ած. Ջրհեղեղի, հեղեղական:

Dim տիմ ած. Աղօտ, մթագին, նսեմ, մըռայլ, ստուերամած:

To Dim, բ, ն. Մթագնել, խաւարեցուցանել. աղօտացուցանել, ստուերացուցանել:

Diménsion տիմէ՛նշըն գ. Չափ, տարածութիւն, ընդարձակութի, ստուարութի:

Diménsionless տիմէ՛նշընլէս ած. Անչափ, անքանակ:

Diménsive տիմէ՛նսիվ ած. Չափելի, չափաւոր, քանակաւոր, չափող:

Dimicátion տիմիքէ՛շըն գ. Մարտ, պատերազմ:

Dimidiátion տիմիտիէ՛շըն գ. Երկատութի, կիսումն, բաժանումն ընդ մէջ կամ յերկուս:

To Dimínish տիմի՛նիշ բ, ն. Նուազեցուցանել, հատանել, բառնալ. նուաստացուցանել, անշքացուցանել: [բառնիլ:

To Dimínish, բ, չ. Նուազիլ, պակասիլ,

Dimínishingly տիմի՛նիշինկլի մ. Նուաստացուցանելով կամ աղօտացուցանելով ինն:

Diminútion տիմինիու՛շըն գ. Նուազումն, պակասութիւն, բարձումն, զեղջումն. փոքրկութիւն, անշքութիւն:

Dimínutive տիմի՛նիութիվ ած. Նուազ, սակաւ, խուն, փանաքի, հակիրճ, անձուկ:

Dimínutive, գ. Նուազական անուն. խուն կամ սակաւ ինչ: [զուարթ:

Dimínutively տիմինիւթիվլի մ. Նուազ_

Dimínutiveness տիմինիւթիվնէս գ. Նուազութիւն, փոքրկութիւն, սակաւութիւն:

Dímish տիմիշ ած. Մթագոյն, նսեմ, աղօտագին:

Dímissory տիմիսըրի ած. Արձակման (թուղթ), հրամանագիր, վկայական (եպիսկոպոսի):

Dímity տիմիթի գ. Կտաւ բամբակեայ:

Dímly տիմլի մ. Մթագին, աղօտ:

Dímness տիմնէս գ. Մթագնութիւն, շլացութիւն. թանձրամտութիւն:

Dímple տիմփըլ գ. Փոսորակ այտից:

To Dímple, բ, չ. Փոսորակ գործել, խուռնչանալ:

Dímpled տիմփըլտ ած. Որ ունի փոսորակ յայտս:

Dímply տիմփլի ած. Լի փոսորակօք, խուռնչացեալ:

Din տին գ. Հնչիւն, գոչիւն, ձայն, աղաղակ, բոմբիւն, թնդիւն:

To Din, բ, ն. Հնչեցուցանել, թնդեցուցանել, բոմբիւնս արձակել:

To Dine տայն բ, չ. Ճաշել, ուտել զճաշ:

To Dine, բ, ն. Կոչել 'ի ճաշ կամ 'ի հացկերոյթ, սեղան պատրաստել, տալ ճաշ, կերակրել:

Dinétical տինէթիքըլ ած. Շրջապտոյտ, ոլորապտոյտ, շրջանակաւոր:

To Ding տինկ բ, ն. Բաղխել, հարկանել, հնչեցուցանել, թնդեցուցանել:

To Ding, բ, չ. Գոփել, տրոփել, խրոխտալ, մեծաբանել, ղօղանջել:

Ding-dong տինկ-տօնկ գ. Ղօղանջիւն (զանգակի), գանչիւն, հնչիւն:

Díngle տինկկըլ գ. Խորափոր 'ի մէջ լերանց, ձոր, հովիտ:

Díning-room տայնինկ-րուում գ. Ճաշատուն, սեղանատուն:

Dínner տիննըր գ. Ճաշ, ճաշկերոյթ, հացկերոյթ, սեղան:

Dínner-time տիննըր-թայմ գ. Ճաշաժամ, ժամ ճաշոյ:

Dint տինթ գ. Հարուած, բաղխիւն. նշան կամ վէրք հարուածոյ. ուժգնութիւն, բռնութիւն, սաստկութիւն:

To Dint, բ, ն. Թողուլ նշան հարուածոց, խորացուցանել:

Dinumerátion տայնիւմըրէշըն գ. Թուարկութիւն, թիւ, համար:

Diocésan տայօսիսըն գ. Թեմական եպիսկոպոս:

Díocess տայըսէս գ. Թեմ կամ վիճակ եպիսկոպոսի:

Dióptric *կամ* Dióptrical տայօփթրիք, տայօփթրիքըլ ած. Դիտակաբանական, ընդհայեցողական:

Dióptrics տայօփթրիքս գ. Դիտակաբանութիւն, ընդհայեցողութիւն:

To Dip տիփ բ, ն. Ընկղմել, թանալ, մխել, թաթաւել. ընկղմիլ, անձնատուր լինել, շաղիլ. գրաւ տալ կամ արկանել, երաշխաւորել:

To Dip, բ, չ. Ընկղմիլ, սուզանիլ. մտանել, մխիլ. սողոսկիլ. մխել զձեռն և առնուլ անխտիր:

Dípchick տիփչիք գ. Թռչուն ինչ:

Dipétalous տայփէթըլըս ած. Երկտերևեան (ծաղիկ): [երկձայն:

Díphthong տիփթհօնկ գ. Երկբարբառ,

Díploe տիփլօի գ. Ներքին կողմն ոսկաւռակի գլխոյն:

Diplóma տիփլօմա գ. Հրովարտակ, մուրհակ, հրամանագիր:

Dípper տիփփըր գ. Սուզակ, ծովայոյզ:

Dípping needle տիփփինկ նիտըլ գ. Սլաք մագնիսեան:

Dípsas տիփսէս գ. Օձ խարամանի:

Díptote տիփթօթ գ. Երկահոլով անուն:

Díptych տիփթիք գ. Կրկնացուցակ կամ կրկին ցուցակ (կենդանեաց և մեռելոց՝ առ նախնիս):

Dire տայր ած. Ահագին, սոսկալի, զարշելի, ժանտ, դժնդակ, անհնարին:

Diréct տիրէքթ ած. Ուղիղ, ուղղորդ, ուղղական. ուղղակի. արդար, ճշմարիտ, իրաւացի, հաւատալի:

To Diréct, բ, ն. Ուղղել, ձկտեցուցանել. կանգնել, կարգել, կազմել. վարել, կառավարել, առաջնորդել. առաջնորդել. սահմանել, հաստատել, հրամայել:

Diréction տիրէքշըն գ. Ուղղութիւն, ուղերձումն, ձգտումն, շարժումն. առաջնորդութիւն, կառավարութիւն, վարչութիւն, տեսչութիւն. կարգ, յօրինուած, կանոն: Direction of a letter, հասցէ նամակի:

Diréctive տիրէքթիվ ած. Ուղղիչ, կանոնիչ, առաջնորդական:

Diréctly տիրէքթլի մ. Ուղղորդ, ուղղակի. յիրաւի, յայտնապէս. առանձին իմն:

Diréctness տիրէքթնէս գ. Ուղղութիւն, ուղղորդութիւն, կարճոյ ճանապարհ:

Diréctor տիրէքթըր գ. Ուղղիչ, կանոնիչ, վարիչ, առաջնորդ, կառավար. կանոն, ուղղութիւն:

Diréctory տիրէքթըրի գ. Կանոն ուղղութեան կամ պաշտաման:

Díreful տայրֆուլ ած. Ահագին, սոսկալի, դժնդակ, անագորոյն, ահեղի:

Díreness դայրնէս գ. Ահարկութիւն, սոսկումն, ամեհութիւն:

Diréption դայրէփշըն գ. Յափշտակութիւն, աւար, կապուտ:

Dirge դըրճ գ. Կեղերջական ձայն, լալօնք կամ սուգ մեռելոյ:

Dirk դըրք գ. Դաշնակ ինչ կամ դաշոյն:

To Dirke, բ. ն. Ապականել, եղծանել, կործանել:

Dirt դըրթ գ. Տիղմ, շաղախ, կաւ. աղտ, գարշութիւն. արատ, բիծ:

To Dirt, բ. ն. Շաղախել, աղտեղել, ապականել, աղմաշաղախ առնել:

Dirt-pie դըրթ-փայ գ. Կարկանդակաձև զանգուած 'ի կաւոյ:

Dírtily դըրթիլի մ. Աղտեղութեամբ, գարշութեամբ, աղմալից:

Dírtiness դըրթինէս գ. Աղտեղութիւն, գարշութիւն, աղտ, ապականութիւն:

Dírty դըրթի ած. Տղմալից, աղմաշաղախ. աղտեղի, զազիր, գարշելի, անմաքուր. նըւաստ, անպիտան, զօշաքաղ:

To Dírty, բ. ն. Աղտեղել, շաղախել. եղծանել, ապականել:

Dirúption դայրըփշըն գ. Պայթիւն, խորտակումն, պատառուած:

Dis դիս կամ դիզ. Մասնիկ բացասական 'ի սկզբան բառից:

Disabílity դիսէպիլիթի գ. Անբաւականութիւն, անկարողութիւն, անյարմարութի:

To Disáble դիզէպլ բ. ն. Անյարմար կամ անբաւական առնել. տկարացուցանել, նըւաղեցուցանել. զրկել, արգելուլ, խափանել. բեկանել, խորտակել, անգործ առնել:

To Disabúse դիսէպիուզ բ. ն. Ազատել 'ի սխալանաց, զգաստացուցանել, ուղղել:

Disaccommodátion դիսէքքամմօտէյշըն գ. Անյարմարութիւն, անպատրաստութիւն:

To Disaccústom դիսէքքըսթըմ բ. ն. Բառնալ կամ խափանել զսովորութիւնն, դարձուցանել 'ի սովորութենէ:

Disacquáintance դիսէքքուէյնթէնս գ. Խափանումն ծանօթութեան կամ ընտանութեան, անընտելութիւն:

Disadvántage դիսէտվէնթէյճ գ. Կորուստ, վնաս, տոյժ. նուազութիւն, տկարութի. անպատրաստութիւն, անպատսպարութի:

To Disadvántage, բ. ն. Վնաս հասուցանել, տկարացուցանել:

Disadvántageable դիսէտվէնթէյճէպլ ած. Վնասակար, անօգուտ:

Disadvantágeous դիսէտվէնթէյճըս ած. Վնասակար, անօգուտ:

Disadvántageously դիսէտվէնթէյճըսլի մ. Տուժանօք, ի վնասու, յանօգուտս, չարաչար:

Disadvantágeousness դիսէտվէնթէյճըսնէս գ. Վնասակարութիւն, վնաս, կորուստ:

Disadvénturous դիսէտվէնչիուրըս ած. Թըշուառ, ձախորդ, դժբաղդ, ողորմ:

To Disaffect դիսէֆֆէքթ բ. ն. Սառուցանել, հովացուցանել 'ի սիրոյ:

Disaffécted դիսէֆֆէքթէտ ած. Սառուցեալ, ուծացեալ, հովացեալ 'ի սիրոյ, անյօժար:

Disaffectedly դիսէֆֆէքթէտլի մ. Խեթիւ, անյօժար:

Disaffectedness դիսէֆֆէքթէտնէս գ. Խէթ, հովութիւն:

Disaffection դիսէֆֆէքշըն գ. Դժկամակութիւն, ոչհաճութիւն. հովութի, խէթ. վատառողջութիւն:

Disaffírmancy դիսէֆֆըրմէնսի գ. Հերքումն, ջրումն, ժխտումն:

To Disafforest դիսէֆֆօրէսթ բ. ն. Ջնջել կամ հատանել զանտառ:

To Disagrée դիսէկրի բ. չ. Անմիաբան լինել. աննման լինել, ոչ համաձայնիլ, ոչ պատշաճիլ:

Disagreéable դիսէկրիէպլ ած. Անհամաձայն, անյարմար, անդէպ. հակառակ, ներհակ, ընդդէմ. անհաճոյ, զզուելի, տաղտկացուցիչ, դժնդակ:

Disagreéableness դիսէկրիէպլնէս գ. Անմիաբանութիւն, ներհակութիւն. անյարմարութիւն, անվայելչութիւն:

Disagreément դիսէկրիմէնթ գ. Անմիաբանութիւն, անհամաձայնութիւն, աննմանութիւն, անզուգութիւն. տարաձայնութիւն, տարբերութիւն կարծեաց, երկպառակութիւն:

To Disallów դիսէլլաու բ. ն. Զլանալ յանձն, հերքել, ժխտել. անարժան կամ անիրաւ համարել, ոչ տալ թոյլ, չներել. ոչ արդարացուցանել. մերժել, արհամարհել:

To Disallów, բ. չ. Ոչ տալ թոյլ, չառնուլ յանձն:

Disallówable դիսէլլաուէպլ ած. Աններելի, անտանելի, հերքելի:

Disallówance դիսէլլաուէնս գ. Ոչ ընդունելութիւն, մերժումն, անհաւանութիւն:

To Disánchor դիզէնքըր բ. ն. Առնուլ 'ի վեր զխարիսխ նաւուն, լուծանել զխարիսխն:

To Disánimate դիզէնիմէյթ բ. ն. Անշնչացուցանել. զարհուրեցուցանել, սրտաբեկ առնել:

Disanimátion դիզէնիմէյշըն գ. Անշնչութիւն, մահ:

To Disannúl դիսէննըլ բ. ն. Խափանել, ջնջել, եղծանել, բառնալ

Disannúlment տիզէննըլմէնթ գ. Խափանումն, ջնջումն, բարձումն:

To Disappéar տիզէփփիր բ, չ. Աներեւութանալ, անյայտ կամ անհետ լինել, 'ի չիք դառնալ, կորնչիլ, պակասիլ:

To Disappóint տիզէփփօյնթ բ, ն. Վրիպեցուցանել 'ի յուսոյ, ոչ պահել զխոստումն, 'ի դերեւ հանել:

Disappóintment տիզէփփօյնթմէնթ գ. Վրիպումն 'ի յուսոյ, ունայնութիւն, ելք 'ի դերեւ, անյաջող ելք, անյուսութիւն:

Disapprobátion տիզէփփրօպէշըն գ. Տհաճութիւն, պախարակումն, մերժումն, հերքումն:

To Disappróve տիզէփփրուվ բ, ն. Ոչ հաճիլ, ոչ հաւանիլ, մերժել, անգոսնել, խոտել:

Dísard տիզըրտ գ. Շատախօս, բազմաբան, շաղակրատ:

To Disárm տիզարմ բ, ն. Զէնընկէց առնել, կապտել 'ի զինուց, կողոպտել, կապտել:

Disarráy տիսսըրէ գ. Շփոթ, խռովութիւն. մերկանալն զհանդերձս:

To Disarráy, բ, ն. Մերկացուցանել, հանել զհանդերձս:

Disáster տիզէսթըր գ. Ժամու հայեցուած մոլորակի. դժբաղդութիւն, աղէտք, չարիք, ձախորդութիւն:

To Disáster, բ, ն. Հարկանել կամ վնասել ժամու հայեցուածով. վնասել, չարիս հասուցանել:

Disástrous տիզէսթրըս ած. Զարագուշակ, ձախորդ, դժբաղդ. աղետալի, տառապեցուցիչ. տխուր, ցաւագին:

Disástrously տիզէսթրըսլի մ. Ողորմ, չարաչար, վշտագինս:

Disástrousness տիզէսթրըսնէս գ. Աղէտք, թշուառութիւն, ձախորդութիւն, դժբաղդութիւն:

To Disavóuch տիզէվաուչ բ, ն. Ժխտել, ուրանալ, յետս կալ, հերքել, չառնուլ յանձն, հրաժարիլ:

To Disavów տիզէվաու բ, ն. Ժխտել, ուրանալ, յուրաստ լինել, ոչ խոստովանիլ, հրաժարիլ:

Disavówal կամ Disavówment տիզէվաուըլ, տիզէվաումէնթ գ. Ժխտումն, ուրաստ, հրաժարումն:

To Disaúthorize տիզօթըհօրայզ բ, ն. Բառնալ զհեղինակութիւնն, զրկել յիշխանութենէ, տկարացուցանել, անզօր առնել:

To Disbánd տիզպէնտ բ, ն. Արձակել կամ ցրուել զզօրս. ցրել, վանել, քակել:

To Disbánd, բ, չ. Արձակիլ կամ հրաժարիլ 'ի զինուորութենէ, քակտիլ զօրաց. քակտիլ, ցրուիլ. հալիլ, լուծանիլ:

To Disbárk տիզպարք բ, ն. Հանել 'ի նաւէ, թափել 'ի ցամաք:

Disbelíef տիզպիլիֆ գ. Անհաւատութիւն, թերահաւատութիւն, երկմտութիւն:

To Disbelíeve տիզպիլիվ բ, ն. Ոչ հաւատալ, թերահաւատել, երկմտիլ, երկբայիլ:

Disbeliéver տիզպիլիվըր գ. Անհաւատ, թերահաւատ:

To Disbénch տիզպէնչ բ, ն. Հանել յաթոռոյ կամ 'ի տեղւոջէ:

To Disbránch տիզպրէնչ բ, ն. Ոստաքանց առնել, հատանել, յապաւել:

To Disbúd տիզպըտ բ, ն. Խլել կամ հատանել զանդրանիկ շառաւիղս:

To Disbúrden տիզպըրտըն բ, ն. Թափել զբեռինս, թեթեւացուցանել. թափել. բանալ, պարզել. թողուլ:

To Disbúrden, բ, չ. Հանգիստ տալ մըտացն, հանգչիլ:

To Disbúrse տիզպըրս բ, ն. Հանել 'ի քըսակէ, վճարել առ ձեռն դրամոց:

Disbúrsement տիզպըրսմէնթ գ. Վճարումն դրամոց:

Disbúrser տիզպըրսըր գ. Որ յիւր քսակէ վճարէ զդրամս, վճարող:

Discálceated տիսքէլշիէյթէտ ած. Առանց հողաթափի, անկօշիկ, բոկոտն:

Discalceátion տիսքէլշիէշըն գ. Հանելն զկօշիկս յոտից, բոկանալն:

To Discándy տիսքէնտի բ, չ. Հալել, լուծանել:

To Discárd տիսքարտ բ, ն. Ի բաց թողուլ զաւելորդ թուղթս խաղու. 'ի բաց ընկենուլ, հանել 'ի բաց:

Discárnate տիսքարնէյթ ած. Մերկացեալ 'ի մսոյ, անմիս, ցամաքեալ:

To Discáse տիսքէյս բ, ն. Մերկացուցանել, հանել 'ի բաց, կողոպտել:

To Discérn տիզզըրն բ, ն. Նշմարել քաջ, տեսանել պայծառ. ճանաչել, գիտել. դատել, քննել, ընտրել, զանազանել, բաժանել:

To Discérn, բ, չ. Ընտրութիւն առնել, որոշել, խտրել, զանազանել:

Discérner տիզզըրնըր գ. Քաջ նշմարող կամ ճանաչող, գիտակ. քննիչ, դատաւոր, խուզարկու, ընտրող:

Discérnible տիզզըրնիպըլ ած. Զոր մարթ է քաջ նշմարել կամ որոշել, յայտնի, քաջայայտ, դիւրիմաց:

Discérnibleness տիզզըրնիպըլնէս գ. Յայտնութիւն, դիւրիմացութիւն, քաջայայտութիւն:

Discérnibly տիզզըրնիպլի մ. Յայտնի, բաց երեւելի, քաջայայտ:

Discérning տիզզըրնինկ ած. Քաջատես, ընտրող, մտացի, զգօն, խոհական:

Discérningly տիզզը՛րնինկլի մ. Խոհական հանձարով, զգօնութեամբ, իմաստութեամբ, կարի յիրաւունս:

Discérnment տիզզը՛րնմէնթ գ. Ընտրութիւն մտաց, ուղիղ դատումն, զգօնութիւն:

To Discérp տիսսէ՛րփ բ, ն. Պատառել, օգտել, ծուատել, յօշել:

Discérptible տիսսէ՛րփթիպըլ ած. Փշրելի, յօշելի, անջատելի, զատական, քայքայելի:

Discerptibílity տիսսէրփթիպի՛լիթի գ. Դիւրաբեկութիւն, զատականութիւն, դիւրութիւն 'ի բաժանիլ:

Discérption տիսսէ՛րփշըն գ. Պատառումն, ծուատումն, յօշումն, բաժանումն, քայքայումն:

Dischárge տիսչա՛րճ գ. Հոսումն, բղխումն. հրացանութիւն, ցոլմունք. նիւթ հոսեալ կամ բղխեալ. փարատումն, բարձումն, ցրումն. անկումն ('ի պաշտամանէ), ընկեցումն. ազատութիւն, թողութիւն, արձակուրդ. փրկանք, գին փրկանաց. լրումն, կատարումն, գործադրութիւն. ազատութիւն 'ի պարտուց, մուրհակ ազատութեան. արձակումն հրացանից կամ թնդանօթից:

To Dischárge, բ, ն. Արձակել, թափել զբեռինս, ազատ կացուցանել, 'ի բաց առնել, զերծուցանել. արձակել թնդանօթս կամ հրացանս. ազատել, ազատ կացուցանել 'ի պարտուց. վճարել, հատուցանել. թողուլ, լուծանել, արդարացուցանել. լնուլ, կատարել. բառնալ, խափանել, եղծանել, ջնջել. 'ի բաց արձակել, ընկենուլ. բղխել, հոսել:

To Dischárge, բ, չ. Կորնչիլ, փարատիլ. պայթիլ, խորտակիլ. անկանիլ, հոսիլ:

Dischárger տիսչա՛րճըր գ. Ազատիչ, զերծուցիչ. որ արձակէ հրացանս կամ թընդանօթս, հրաձիգ:

Discínct տիսսի՛նքթ ած. Գօտելոյծ, որ չէ ունդեալ զմէջս:

To Discínd տիսսի՛նտ բ, ն. Հատանել, կտրել, բաժանել 'ի մասունս:

Discíple տիսսա՛յփըլ գ. Աշակերտ:

To Discíple, բ, ն. Զաղկել խարազանաւ, պատժել, խրատել:

Discípleship տիսսա՛յփըլշիփ գ. Աշակերտութիւն:

Disciplínable տիսսիփլի՛նէպըլ ած. Կրթելի, դիւրամարզ, դիւրակիրթ:

Disciplínableness տիսսիփլի՛նէպըլնէս գ. Դիւրամարզութիւն, դիւրակրթութիւն, յարմարութիւն կամ յաջողակութիւն առ 'ի կրթել:

Disciplinárian տիսսիփլինէ՛րիըն ած. Խրատական, հրահանգաց, կրթութեան:

Disciplinárian, գ. Ճիգդ հրահանգիչ, նախանձախնդիր կանոնաց. յետեւող աղանդոյ Երիցականաց:

Dísciplinary տի՛սսիփլինէրի ած. Խրատական, կրթութեան, հրահանգիչ, ուսումնական:

Díscipline տի՛սսիփլին գ. Հրահանգ, վարժք, կրթութիւն, դաստիարակութիւն. կանոն, օրէնք. արուեստ, գիտուն. խրատ, պատիժ. խարազան, ձաղկանք:

To Díscipline, բ, ն. Հրահանգել, մարզել, դաստիարակել, ուսուցանել. ձաղկել, պատժել, խրատել, ուղղել:

To Discláim տիսքլէ՛յմ բ, ն. Ժխտել, ուրանալ, 'ի բաց կալ, հրաժարիլ, չառնուլ յանձն, մերժել, հերքել 'ի բաց:

Discláimer տիսքլէ՛յմըր գ. Որ ժխտէ, որ հրաժարի կամ չառնու յանձն:

To Disclóse տիսքլօ՛զ բ, ն. Բանալ, երեւեցուցանել. յայտնել, հանել 'ի վեր, ոչ ծածկել:

Disclóser տիսքլօ՛զըր գ. Որ բանայ կամ յայտնէ:

Disclósure տիսքլօ՛ժիուր գ. Բացումն, յայտնութիւն, հրատարակումն:

Disclúsion տիսքլի՛ուժըն գ. Արձակումն, հոսանք, բղխումն:

Discolorátion տիսքօլըրէ՛յշըն գ. Տժգունութիւն, այլագունութիւն: .

To Discólour տիսքը՛լըր բ, ն. Այլագունել, հատանել, թափել կամ շրջել զգոյնն, խառնել:

Discómfit տիսքը՛մֆիթ գ. Խորտակումն, պարտութիւն, հարուած:

To Discómfit, բ, ն. Խորտակել, վանել, 'ի պարտութիւն մատնել, նուաճել, յաղթահարել:

Discómfiture տիսքը՛մֆիչըր գ. Խորտակումն, վանումն, հարուած, պարտութիւն, ընկճումն:

Discómfort տիսքը՛մֆըրթ գ. Վհատութիւն սրտի, տառապանք, թախծութիւն, տրտմութիւն:

To Discómfort, բ, ն. Վհատեցուցանել, լքուցանել, սրտաբեկ առնել, տրտմեցուցանել:

Discómfortable տիսքը՛մֆըրթէպըլ ած. Անմխիթար, սրտաբեկ. վհատեալ, թախծեալ, տրտում:

To Discommend տիսքօմմէ՛նտ բ, ն. Անգոսնել, այպանել, պախարակել:

Discomméndable տիսքօմմէ՛նտէպըլ ած. Անգոսնելի, այպանելի, պախարակելի, պարսաւելի, գարշելի:

Discomméndableness տիսքօմմէնտէպըլնէս գ. Լինել արժանի պարսաւանաց:

Discommendation տիսքօմմէնտէյշըն գ. Անգոսնումն, այպանումն, պարսաւ, ըստգտանք, մեղադրութիւն։

Discommender տիսքօմմէնտըր գ. Անգոսնիչ, պարսաւագիր, ստգտանող։

To Discommode տիսքօմմօտ բ, ն. Նեղել, տառապեցուցանել։

Discommodious տիսքօմմօտիըս կամ տիսքօմմօճիըս ած. Տարադէպ, անյարմար, նեղիչ, տաղտկալի, դժուարին։

Discommodity տիսքօմմօտիթի գ. Նեղումն, դժուարութիւն, վիշտ, տառապանք, վնաս։

To Discompose տիսքօմփօզ բ, ն. Խանգարել, աղաւաղել, շփոթել, խառնակել. խռովել, ամբոխել. նեղել, չարչարել. առնել զոչ հաճոյս, զայրացուցանել։

Discomposure տիսքօմփօժիուր գ. Շփոթ, ամբոխումն, խռովութիւն, վիշտ։

To Disconcert տիսքօնսէրթ բ, ն. Խռովել, ամբոխել, նեղել, զայրացուցանել, նշաւակել, խայտառակել։

Disconformity տիսքօնֆօրմիթի գ. Անմիաբանութիւն, անհամաձայնութիւն։

Discongruity տիսքօնկրիուիթի գ. Անյարմարութիւն, անպատշաճութիւն, անմիաբանութիւն։

Disconsolate տիսքօնսօլէյթ ած. Անմխիթար, ցաւած, տխուր, տառապեալ, տրտմագնեալ։

Disconsolately տիսքօնսօլէյթլի մ. Անմխիթար, վշտագին, դառն, ցաւագին։

Disconsolateness տիսքօնսօլէյթնէս գ. Անմխիթարութիւն, վշտագնութիւն, ամայութիւն։

Discontent տիսքօնթէնթ գ. Դժկամակութիւն, տառապանք. թախծութիւն։

Discontent, ած. Դժկամակ, դժուարահաճ, տժգոհ, տխուր, տառապեալ։

To Discontent, բ, ն. Տհաճեցուցանել, տրտմեցուցանել։

Discontented տիսքօնթէնթէտ ած. Տժգոհ, դժկամակ, տխուր։

Discontentedness տիսքօնթէնթէտնէս գ. Տհաճութիւն, դժկամակութիւն. թախծութիւն, վիշտ, տառապանք։

Discontentment տիսքօնթէնթմէնթ գ. Տրժգոհութիւն, դժկամակութիւն, վիշտ, տառապանք, թախծութիւն։

Discontinuance տիսքօնթինիուէնս գ. Ընդհատութիւն, անջրպետութիւն, անջատումն. դադարումն։

Discontinuation տիսքօնթինիուէյշըն գ. Ընդհատութիւն, անջատումն, բաժանումն։

To Discontinue տիսքօնթինիու բ, չ. Ընդհատիլ, ոչ հանապազորդել, կասիլ, բաժանիլ, թողուլ։

To Discontinue, բ, ն. Ոչ հանապազորդել, ընդհատել, ընդմիջել. կասիլ, թողուլ, խափանել։

Discontinuity տիսքօնթինիուիթի գ. Ընդհատութիւն, ընդմիջութիւն, բաժանումն, անջրպետութիւն։

Disconvenience տիսքօնվինիէնս գ. Անվայելչութիւն, անպատշաճութիւն, անմիաբանութիւն, ընդդիմութիւն։

Discord տիսքօրտ գ. Անմիաբանութիւն, գժտութիւն, երկպառակութիւն, հակառակութիւն, կաց. անհամաձայնութիւն, տարբերութիւն ձայնից։

To Discord տիսքօրտ բ, չ. Անմիաբան կամ անհամաձայն լինել։

Discordance կամ Discordancy տիսքօրտէնս, տիսքօրտէնսի գ. Անմիաբանութիւն, անհամաձայնութիւն, ընդդիմութիւն, անյարմարութիւն։

Discordant տիսքօրտէնթ ած. Անմիաբան, անհամաձայն. հակառակ, ընդդէմ. անյարմար, անդէպ, անվայելուչ։

Discordantly տիսքօրտէնթլի մ. Անհամաձայնս, հակառակաբար։

To Discover տիսքըվըր բ, ն. Բանալ, յայտնել, երեւեցուցանել, հոլանել. գիտել, նշմարել, լրտեսել. իմանալ, հասու կամ խելամուտ լինել, տեղեկանալ. գտանել, հանել կամ ընծայել 'ի լոյս։

Discoverable տիսքըվըրէպլ ած. Զոր մարթ է գտանել կամ իմանալ. յայտնի, երեւելի։

Discoverer տիսքըվըրըր գ. Գտիչ, գտակ, յայտնիչ, գուշակ. լրտես, դէտ։

Discovery տիսքըվըրի գ. Գիւտ, գտումն. բացումն, յայտնութիւն, մատնութիւն, ծանուցումն։

To Discounsel տիսքաունսէլ բ, ն. Շրջել 'ի խորհրդոց, համոզել ընդ հակառակն, տալ ներհական խորհուրդ։ [շուի։

Discount տիսքաունթ գ. Նուազումն հա-

To Discount տիսքաունթ բ, ն. Իջուցանել կամ նուազեցուցանել զհաշիւն։

Discountenance տիսքաունթինէնս գ. Տհաճութիւն, դժկամակութիւն, խոժոռութիւն դիմաց։

To Discountenance, բ, ն. Վհատեցուցանել, լքուցանել. ամաչեցուցանել, պատկառեցուցանել։

Discountenancer տիսքաունթինէնսըր գ. Լքուցիչ դժկամակութեամբ։

To Discourage տիսքըրէճ բ, ն. Վհատեցուցանել, սրտաբեկ առնել, լքուցանել, զարհուրեցուցանել։

Discourager տիսքըրէճըր գ. Վհատեցուցիչ, զարհուրեցուցիչ։

Discouragement տիսքըրէճմէնթ գ. Վհա-

տուԹիւն, սրտաբեկուԹիւն, լքումն. ահաբեկուԹիւն, երկիւղ:

Discoúrse տիսքօ՛րս գ. ՏրամաբանուԹի մտաց. զրոյց, խօսք, խօսակցուԹիւն. բան, ճառ:

To Discoúrse, բ, չ. Խօսել, զրուցել, պատմել. ճառել. տրամաբանել, խոկալ, քննել:

To Discoúrse, բ. ն. Բանս 'ի մէջ առնուլ, ճառել, քննել:

Discoúrser տիսքօ՛րսըր գ. Բանասաց, անճառական, որ ճառէ:

Discoúrsive տիսքօ՛րսիվ ած. Տրամաբանող, բանական. խօսակցուԹեան:

Discoúrteous տիսքը՛րչըս ած. Անքաղաքավար, բիրտ, ամօրդի, անօրայ:

Discoúrteously տիսքը՛րչըսլի մ. Բրտաբար, ամարդուԹեամբ, գեղջկօրէն:

Discoúrtesy տիսքը՛րթիսի գ. ԱնքաղաքավարուԹիւն, բրտուԹիւն, ամարդուԹիւն:

Díscous տի՛սքըս ած. Լայնանիստ կմ սկաւառակաձև (տակի):

Discrédit տիսքրէ՛տիթ գ. Կորուստ համբաւոյ, կեղտ անուն, նախատինք, ամօԹ:

To Discrédit, բ, ն. Անհաւատարիմ կացուցանել. անհամբաւ կամ վատահամբաւ առնել, յամօԹ առնել:

Discréet տիսքրի՛թ ած. Ընտրող, հանճարեղ, խոհական, չափաւոր, կատարելամիտ, խելահաս, խելամուտ, զգաստ:

Discréetly տիսքրի՛թլի մ. ԸնտրողուԹբ, խոհական հանճարով, զգուշուԹեամբ, իմաստուԹեամբ:

Discréetness տիսքրի՛թնէս գ. ԸնտրուԹի, ընտրողուԹիւն, խոհականուԹիւն, հանճար, զգաստուԹիւն, զգուշուԹիւն:

Díscrepance տի՛սքրիփէնս գ. ԱնմիաբանուԹիւն, տարբերուԹիւն, ներհակուԹի, անհամաձայնուԹիւն:

Díscrepant տի՛սքրիփէնթ ած. Անմիաբան, տարբեր, ընդդէմ, հակառակ:

Discréte տիսքրի՛թ ած. Որոշ, տրոհեալ, զատ. տարորոշ կամ տարանջատ (քանակուԹիւն):

To Discréte, բ, ն. Որոշել, տրոհել, զատանել: [

Discrétion տիսքրէ՛շըն գ. ԸնտրողուԹի, խոհականուԹիւն, հանճար, ուղղուԹիւն. ազատուԹիւն կամաց, կամք, հաճոյք:

Discrétionary տիսքրէ՛շընէրի ած. Ազատ, ինքնակամ, ընդարձակ, անորոշ:

Discrétive տիսքրի՛թիվ ած. Տրոհական, ընտրողական, որոշիչ:

Discríminable տիսքրի՛մինէպլ ած. Որոշելի կամ զատանելի:

To Discríminate տիսքրի՛մինէյթ բ, ն. Որոշել, զանազանել, ընտրել, խտրել:

Discríminateness տիսքրի՛մինէյթնէս գ. Որոշումն, խտիր, զանազանուԹիւն:

Discriminátion տիսքրիմինէ՛յշըն գ. Որոշումն, զանազանուԹիւն, խտիր. բացատրուԹիւն, միջոց, անջրպետ. որոշիչ նմանուԹեան, նշանակ տարբերուԹեան:

Discríminative տիսքրի՛մինէթիվ ած. Որոշիչ, տարբերիչ, զանազանիչ, զատանող:

Discríminous տիսքրի՛մինըս ած. Վտանգաւոր, խիԹալի, ոչ զերծ 'ի փորձանաց:

Discúbitory տիսքիու՛պիթըրի ած. Բազմական, վայելուչ առ 'ի բազմել:

Discúmbency տիսքը՛մպէնսի գ. Բազմելն 'ի սեղան:

To Discúmber տիսքը՛մպըր բ, ն. Զերծուցանել, ճողոպրել, ազատ կացուցանել: Տ. to Disencumber.

To Discúre տիսքիու՛ր բ, ն. Բանալ, յայտնել: [

Discúrsive տիսքը՛րսիվ ած. Աստանդական, Թափառական. տրամաբանող, մտացի:

Discúrsively տիսքը՛րսիվլի մ. ՏրամաբանուԹեամբ, բանիւ:

Discúrsory տիսքը՛րսըրի ած. Տրամաբանական, տրամաբանող, մտաւոր, բանաւոր:

Díscus տի՛սքըս գ. Գեղարդն, սէգ:

To Discúss տիսքը՛ս բ, ն. Քննել, մանր զննել, հետազօտել, յուզել. ցրուել, փարատել: [կու:

Discússer տիսքը՛սըր գ. Քննիչ, խուզարկու:

Discússion տիսքը՛շըն գ. Քննին, քննուԹիւն, խնդիր, հետազօտուԹի. ցրուումն կամ փարատումն (ըստ վիրաբուժից):

Discússive տիսքը՛սիվ ած. Փարատիչ, լուծողական, ցրիչ:

Discútient տիսքիու՛շէնթ գ. Վտարիչ, փարատիչ կամ լուծողական (դեղ):

Disdáin տիզտէ՛յն գ. ԱրհամարհուԹիւն, մերժումն, տաղտկուԹիւն. ցասումն, խոժոռուԹիւն:

To Disdáin, բ, ն. Անարժան համարել, անգոսնել, խոտել, առ ոչինչ գրել՝ դարշել:

Disdáinful տիզտէ՛յնֆուլ ած. Արհամարհոտ, սէգ, ամբարտաւան, մեծամիտ:

Disdáinfully տիզտէ՛յնֆուլլի մ. Արհամարհանօք, ցասմամբ:

Disdáinfulness տիզտէ՛յնֆուլնէս գ. ԱրհամարհուԹիւն, նախատինք, սրտմտուԹի:

Diseáse տիզի՛զ գ. ՀիւանդուԹիւն, խոԹուԹիւն, տկարուԹիւն, ախտակրուԹի:

To Diseáse, բ, ն. Հիւանդացուցանել, տկարացուցանել. ցաւեցուցանել, նեղել, տանջել:

Diseásedness տիզի՛զէտնէս գ. ՀիւանդուԹիւն, խոԹուԹիւն, ախտակրուԹիւն:

Disédged տիզէ՛ճտ ած. Բութ, դուլ. բըԹամիտ, տաղտուկ, անզգայ, Թմրեալ:

To Disembárk տիսէմպա՛րք բ, ն. Հանել 'ի նաւէ, թափել 'ի ցամաք:

To Disembárk, բ, չ. Ելանել 'ի նաւէ, ելանել 'ի ցամաք:

To Disembítter տիսէմպի՛թթըր բ, ն. Անուշել, ամոքել, մեղմել կամ բառնալ ըզդառնութիւնն:

Disembódied տիսէմպօ՛տիտ ած. Մերկացեալ կամ զրկեալ 'ի մարմնոյ, անմարմնացեալ:

To Disembógue տիսէմպօ՛կ բ, ն. Թափել գետոց 'ի ծով կամ 'ի գետս: ['ի գետ:

To Disembógue, բ, չ. Հոսիլ 'ի ծով կամ

Disembówelled տիսէմպա՛ուէլտ ած. Թափեալ 'ի փորոտեաց:

To Disembróil տիսէմպրօ՛յլ բ, ն. Բառնալ զխռչ կամ զկնճիռն, զերծուցանել 'ի դըժուարութեանց, ազատել:

To Disenáble տիսէնէ՛պլ բ, ն. Բառնալ զկարողութիւն, տկարացուցանել:

To Disenchánt տիսէնչէ՛նթ բ, ն. Ցրուել զդիւթութիւնն:

To Disencúmber տիսէնքը՛մպըր բ, ն. Բառնալ զխռչ կամ զարգելս, թափել, զերծուցանել, պարզել, փարատել:

Disencúmbrance տիսէնքը՛մպրէնս գ. Թեթեւութիւն, ազատութիւն, զերծումն:

To Disengáge տիսէնկէ՛յճ բ, ն. Ճողոպրել, թափել, զերծուցանել. բառնալ, քեցել. ազատ կացուցանել. զատանել, հեռացուցանել:

To Disengáge, բ, չ. Ճողոպրիլ, ազատիլ, զերծանիլ:

Disengáged տիսէնկէ՛յճտ ած. Զերծ, ազատ. պարապորդ, դատարկացեալ, անզբաղ:

Disengágedness տիսէնկէ՛յճտնէս գ. Ազատութիւն 'ի զբաղանաց, պարապորդութիւն, անզբաղութիւն:

Disengágement տիսէնկէ՛յճմէնթ գ. Ազատութիւն, զերծումն. անզբաղութիւն, պարապ, պարապորդութիւն:

To Disentángle տիսէնթէ՛նկըլ բ, ն. Ճողոպրել, ազատել, զերծուցանել. 'ի բաց առնուլ. բաժանել, զատանել. բանալ, պարզել:

To Disentérre տիսէնթէ՛ր բ, ն. Հանել 'ի գերեզմանէ:

To Disenthrál տիսէնթհրօ՛լ բ, ն. Ազատել, շնորհել ազատութիւն, զերծուցանել 'ի գերութենէ:

To Disenthróne տիսէնթհրօ՛ն բ, ն. Ընկենուլ յաթոռոյ կամ յիշխանութենէ:

To Disentránce տիսէնթրէ՛նս բ, ն. Զարթուցանել 'ի թմրութենէ կամ 'ի խոր քընոյ, զգաստացուցանել:

To Disespóuse տիսէսփա՛ուզ բ, ն. Զրկել 'ի հարսնութենէ, դրժել զխոստումն հարսնախօսութեան:

Disestéem տիսէսթի՛մ գ. Անպատուութի̅, անարգանք, արհամարհութիւն, քամահումն: [առ ոչինչ գրել:

To Disestéem, բ, ն. Անարգել, խոտել,

Disestimátion տիսէսթիմէ՛շըն գ. Անպատուութիւն, անարգութիւն, արհամարհութիւն:

Disfávour տիսֆէ՛յվըր գ. Կորուստ շնորհաց ուրուք, յաչաց ելանելն, դժբաղդութիւն. տգեղութիւն, դարշութիւն դիմաց:

To Disfávour, բ, ն. Զրկել 'ի շնորհաց, դարձուցանել զերեսս, անգոսնել, մերժել, արհամարհել:

Disfigurátion տիսֆիկիուրէ՛շըն գ. Ապականութիւն, այլանձեւութիւն, տգեղութի̅:

To Disfígure տիսֆի՛կիուր բ, ն. Ապականել զձեւ կամ զկերպարանս, խանգարել, տգեղացուցանել:

Disfígurement տիսֆի՛կիուրմէնթ գ. Այլանձեւութիւն, տգեղութիւն:

To Disfórest տիսֆօ՛րէսթ բ, ն. Փոխարկել զանտառն 'ի վիճակ դեանոյ:

To Disfránchise տիսֆրէ՛նչայզ բ, ն. Բառնալ զազատութիւն կամ զարտօնութիւն:

Disfránchisement տիսֆրէ՛նչիզմէնթ գ. Բարձումն ազատութեան կամ արտօնութեան, անազատութիւն:

To Disfúrnish տիսֆը՛րնիշ բ, ն. Մերկացուցանել, կողոպտել, անզարդացուցանել, անչքացուցանել, զրկել:

To Disgárnish տիզկա՛րնիշ բ, ն. Մերկացուցանել 'ի զարդուց. հանել զզարդս. բառնալ զամրութիւն, մերկացուցանել զամրոց 'ի հրանօթից:

To Disglórify տիզկլօ՛րիֆայ բ, ն. Զրկել 'ի փառաց, անպատիւ առնել:

To Disgórge տիզկօ՛րճ բ, ն. Փսխել, ժայթքել. հոսել, բղխել:

Disgráce տիզկրէ՛յս գ. Զրկումն 'ի շնորհաց, ելանելն յաչաց, դժբաղդութիւն, աղէտք. ամօթ, նախատինք, անարգանք:

To Disgráce, բ, ն. Անպատիւ առնել, նախատինս ածել 'ի վերայ, յամօթ առնել. զրկել 'ի շնորհաց:

Disgráceful տիզկրէ՛յսֆուլ ած. Լի անարգանօք, նախատալից, ամօթալից, ամօթապարտ:

Disgrácefully տիզկրէ՛յսֆուլի մ. Անարգաբար, նախատանօք:

Disgrácefulness տիզկրէ՛յսֆուլնէս գ. Նախատինք, անարգանք, ամօթ:

Disgrácer տիզկրէ՛յսըր գ. Անարգու, որ յամօթ առնէ:

Disgrácious տիսկրէշըս ած. Անհաճոյ, անշնորհ։

Disguíse տիսկայզ գ. Ծպտումն, այլակերպութիւն. պատրուակ, կեղծաւորութիւն. արբեցութիւն, գինեհարութիւն։

To Disguíse, բ, ն. Ծպտել, այլակերպել. ծածկել, թաքուցանել, կեղծել, պատրուակել. խանգարել, անճանաչացուցանել. արբեցուցանել։

Disguísement տիսկայզմընթ գ. Ծպտումն, այլակերպութիւն։

Disguíser տիսկայզըր գ. Որ ծպտի կամ այլակերպէ, պատրուակող։

Disgúst տիսկըսթ գ. Զզուանք, յափրանք. տհաճութիւն, դժկամակութիւն, դառնութիւն, հանձրոյթ, տաղտկութիւն։

To Disgúst, բ, ն. Զզուեցուցանել, յափրացուցանել. տաղտկացուցանել. նեղել, ձայրացուցանել։

Disgústful տիսկըսթֆուլ ած. Նողկալի, տաղտկալի, զզուելի, անհաճոյ։

Dish տիշ գ. Սկաւառակ, սկուտեղ, ափսէ, պնակ. կերակուր։

To Dish, բ, ն. Դնել զկերակուրն 'ի սկաւառակի կամ 'ի սեղանի։

Dish-clout տիշքլաութ գ. Ջնջան կամ ջնջոց ափսէից։

Dish-wash տիշուօշ գ. Պնակաջուր, ջուր լուացեալ պնակաց։

Dish-washer տիշուօշըր գ. Թաչուն ինչ։

Dishabílle տիսէպիլ ած. Մերկ, անզարդ, հարեւանցի զգեցեալ։

Dishabílle, գ. Մերկութիւն, անզարդութիւն, զծուծ կամ առանին հանդերձ։

To Dishábit տիսհէպիթ բ, ն. Հանել 'ի տեղւոյն կամ 'ի բնակութենէ։

Disharmony տիսհարմօնի գ. Անհամաձայնութիւն, անմիաբանութիւն։

To Disheárten տիսհարթըն բ, ն. Սրտաբեկ կամ սրտաթափ առնել, աշաբեկ առնել, լքուցանել։

Dishérison տիսհէրիզըն գ. Անժառանգութիւն, զրկումն 'ի ժառանգութենէ։

To Dishérit տիսհէրիթ բ, ն. Անժառանգել։

To Dishével տիշէվէլ բ, ն. Խառնակել կամ ճապաղել զհերս, հերարձակ կամ գխախաիւ առնել։

Díshing տիշինկ ած. Գոգաւոր, գոգեալ, խոր։

Dishónest տիզօնէսթ ած. Անվայելուչ, անպէտ, անարժան. անհամեստ, անպարկեշտ, գարշ, անմաքուր, պագշոտ. անպատիւ, անարգ։

Dishónestly տիզօնէսթլի մ. Յանդգնաբար, չարաչար. անմաքրապէս, անատակաբար, անհամեստ։

Dishónesty տիզօնէսթի գ. Անվայելչութիւն, անարժանութիւն. անհաւատարմութիւն. անհամեստութիւն, անմաքրութիւն, պագշոտութիւն։

Dishónour տիզօնըր գ. Անպատուութիւն, նախատինք, անարգանք, խայտառակութիւն, կեղտ անուն։

To Dishónour, բ, ն. Անպատուել, անարգել, խայտառակել, յամօթ առնել, անգոսնել. պղծել, ապականել։

Dishónourable տիզօնըրէպըլ ած. Անվայելուչ, անարգ։

Dishónourer տիզօնըրըր գ. Որ անպատուէ զանէ, անարգու, խայտառակիչ. ապականիչ, պղծիչ։ [ջերս։

To Dishórn տիսհօրն բ, ն. Թափել զեղ-

Dishúmour տիսհիւմըր գ. Ժահոտութիւն, դժկամակութիւն, նեղսրտութիւն, ցասումն։

Disimprovement տիսիմփրուվմընթ գ. Վատթարութիւն, յոռութիւն, յետնութիւն։

To Disincárcerate տիսինքարսըրէյթ բ, ն. Հանել 'ի բանտէ, արձակել 'ի կապանաց։

Disinclinátion տիսինքլինէշըն գ. Անյօժարութիւն, խորշումն, ընդդիմութիւն, հակակրութիւն։

To Disinclíne տիսինքլայն բ, ն. Խորշեցուցանել, ատելի առնել։

Disingenúity տիսինճէնիւիթի գ. Անարուեստութիւն, անհանճարութիւն։

Disingénuous տիսինճէնիւըս ած. Անհանճար, անարուեստ. անհեթեթ, անպէտ, անվայելուչ, պատիր, նենգաւոր, կեղծ, խարդախ։

Disingénuously տիսինճէնիւըսլի մ. Անհանճարաբար, անհեթեթս, անվայելչս. խորամանկութեամբ, չարութեամբ։

Disingénuousness տիսինճէնիւըսնէս գ. Անհանճարութիւն. խորամանկութիւն, խարդախութիւն։

Disinhérison տիսինհէրիզըն գ. Զրկումն 'ի ժառանգութենէ, անժառանգութիւն։

To Disinhérit տիսինհէրիթ բ, ն. Զրկել 'ի ժառանգութենէ, անժառանգել։

To Disintér տիսինթէր բ, ն. Հանել 'ի հողոյ կամ 'ի գերեզմանէ։

Disínterested տիզինթըրէսթէտ ած. Անշահախնդիր, անշահասէր, որ ոչ խնդրէ զանձին օգուտ, անաչառ։

Disínteressment տիզինթըրէսմընթ գ. Անշահասիրութիւն, ոչ խնդրելն զանձին օգուտ, անաչառութիւն։

Disínterest տիզինթըրէսթ գ. Ոչ օգուտ անձին, տոյժ. անշահախնդրութիւն, անաչառութիւն։

Disínterested տիզինթըրէսթէտ ած. Անշահախնդիր, անաչառ։

Disínterestedly տիզի՛նթըրէսթէտլի մ. Առանց ինչ շահախնդրութեան, ոչ խնդրելով զանձին օգուտ, անաչառապէս:

Disínterestedness տիզի՛նթըրէսթէտնէս գ. Անշահախնդրութիւն, անշահասիրութիւն:

To Disíntricate տիզի՛նթրիքէյթ բ, ն. Զերծուցանել, ձողոպրել, բանալ:

To Disinvíte տիսինվա՛յթ բ, ն. Նահանջել զհրաւէրն, ոչ եւս հրաւիրել:

To Disjóin տիզճօ՛յն բ, ն. Զատանել, բաժանել, անջատել, արոհել:

Disjóint տիզճօ՛յնթ ած. Զատեալ, արոհեալ, բաժանեալ, քակեալ:

To Disjóint, բ, ն. Խախտել. յօշել, հատանել. բաժանել, զատանել, որոշել:

To Disjóint, բ, չ. Քակտիլ, քակիլ, բաժանիլ, անջատիլ:

Disjúnct տիզճը՛նքթ ած. Որիշ, ուրոյն:

Disjúnction տիզճը՛նքշըն գ. Տրոհութիւն, բաժանումն, անջատումն:

Disjúnctive տիզճը՛նքթիվ ած. Զատ, որիշ, անկից. զատական, տրոհական:

Disjúnctively տիզճը՛նքթիվլի մ. Զատ, զատաբար, ուրոյն, բաժանաբար:

Disk տիսք գ. Սկաւառակ (մոլորակաց). խաղալիկ երկաթեղէն:

Diskíndness տիսքա՛յնտնէս գ. Տհաճութի՛ւն, գործ անհաճոյ, վիշտ, նախատինք, վնաս:

Dislíke տիզլա՛յք գ. Զզուումն, խորշումն, ատելութիւն, դժկամակութիւն. անմիաբանութիւն:

To Dislíke, բ, ն. Ոչ հաճիլ, ոչ սիրել, զզուիլ, խորշիլ, ատել:

Dislíkeful տիզլա՛յքֆուլ ած. Դժկամակ, ոխերիմ, չարակամ:

To Dislíken տիզլա՛յքըն բ, ն. Աննման գործել, եղծանել կամ բառնալ զնմանութի՛ւն:

Dislíkeness տիզլա՛յքնէս գ. Աննմանութի՛ւն:

Dislíker տիզլա՛յքըր գ. Որ ոչ հաճի, դժկամակ:

To Dislímb տիզլի՛մ բ, ն. Անդամ անդամ յօշել, հատանել զանդամսն:

To Dislímn տիզլի՛մ բ, ն. Եղծանել կամ ջնջել զնկարն:

To Díslocate տի՛սլօքէյթ բ, ն. Հանել 'ի տեղւոջէն, խախտել:

Dislocátion տիսլօքէ՛յշըն գ. Բարձումն 'ի տեղւոջէ իւրմէ, խախտումն:

To Dislódge տիզլօ՛ճ բ, ն. Հանել 'ի տեղւոջէ կամ 'ի բնակութենէ. հալածել, արտաքսել. փոխել զբանակ կամ զնիստ զօրաց այլուր:

To Dislódge, բ, չ. Փոխիլ այլուր, չուել:

Dislóyal տիզլօ՛յէլ ած. Անհաւատարիմ, նենգաւոր, անխիղճ. սուտ, խարդախ, անհաւատ:

Dislóyally տիզլօ՛յէլլի մ. Նենգաւ, դաւաճանութեամբ, անհաւատարմութեամբ:

Dislóyalty տիզլօ՛յէլթի գ. Նենգութիւն, անհաւատարմութիւն, խարդախութիւն, չարութիւն:

Dísmal տի՛զմէլ ած. Անհնարին, ահագին, սաստիկ, սարսափելի. աղետալի, ցաւագին, տխուր, խաւարազգեաց:

Dísmally տի՛զմէլլի մ. Անհնարինս, ահագին ինն. ցաւագինս, ողորմ, տխրագին:

Dísmalness տի՛զմէլնէս գ. Սոսկումն, արհաւիրք. սուգ, տխրութիւն:

To Dismántle տիզմէ՛նթըլ բ, ն. Հանել, մերկացուցանել, կապտել, կողոպտել. քակել, լուծանել. քանդել, կործանել:

To Dismásk տիզմէ՛սք բ, ն. Ի բաց առնուլ զդիմակն, բառնալ զպատրուակ:

Dismáy տիզմէ՛յ գ. Ահ, երկիւղ, սոսկումն, պակուցումն:

To Dismáy, բ, ն. Ահաբեկ առնել, երկեղուկս արկանել, զարհուրեցուցանել, ընկճել, լքուցանել:

Dismáyedness տիզմէ՛յէտնէս գ. Պակուցումն, սոսկումն, սրտաթափութիւն:

Dísme տի՛զմ գ. Տասանորդ:

To Dismémber տիզմէ՛մպըր բ, ն. Անդամ անդամ յօշել, հատանել 'ի մասունս, գիշատել, կեղեքել, պատառատել:

To Dismiss տիզմի՛ս բ, ն. Արձակել. թոյլ տալ երթալոյ. հանել յիշխանութենէ:

Dismíssion տիզմի՛շըն գ. Առաքումն, պատգամաւորութիւն. արձակուրդ 'ի պաշտամանէ, հրաման մեկնելոյ, թոյլտուութիւն. զրկումն կամ ընկեցումն յիշխանութենէ:

To Dismórtgage տիզմօ՛րկէյճ բ, ն. Թափել զգրաւն:

To Dismóunt տիզմա՛ունթ բ, ն. Իջուցանել կամ ընկենուլ յերիվարէն. իջուցանել, ընկենուլ:

To Dismóunt, բ, չ. Իջանել յերիվարէն. իջանել, վայրաբերիլ:

To Disnáturalize տիզնէ՛յչուրէլայզ բ, ն. Օտարացուցանել, զրկել յազնուականութե՛նէ:

Disnátured տիզնէ՛յչուրտ ած. Անբնական, խոլթաբարոյ, անգութ:

Disobédience տիսօպի՛տիէնս գ. Անհնազանդութիւն, աստանդանումն, ըմբոստութի՛ւն:

Disobédient տիսօպի՛տիէնթ ած. Անհնազանդ, ըմբոստ, անլուր:

To Disobéy տիսօպէ՛յ բ, ն. Անհնազանդ լինել, ըմբոստանալ, ստանդանել:

Disobligátion տիսօպլիկէ՛յշըն գ. Տմարդութիւն. արհամարհութիւն:

To Disoblíge տիսօպլա՛յճ կամ տիսօպլի՛ճ բ, ն. Զզուել, անարգել բարս ցուցանել, առնել զոչ հաճոյս, նախատել:

Disobliging տիսօպլայճին ած. Տմարդի, անքաղաքավար, ըխրս, անհաճոյ:

Disobligingly տիսօպլայճինկլի մ. Տմարդութեամբ, չխնակամնագոյնս, անհէթէթս:

Disobligingness տիսօպլայճինկնէս գ. Տըմարդութիւն, բրտութիւն:

Disorbed տիզօրպտ ած. Խոտորեալ՚ի շաւղէ, որպէս անկեալ՚ի շրջանակէ իւրմէ, զարտուղի:

Disorder տիզօրտըր գ. Անկարգութիւն, շփոթութիւն, խառնակութիւն. աղմուկ, խռովութիւն. օրինազանցութիւն. անբարեխառնութիւն, անչափութիւն. հիւանդութիւն, տկարութիւն:

To Disorder, բ, ն. Խառնակել, շփոթել. տկարացուցանել, հիւանդացուցանել. խռովել, աղմկել:

Disordered տիզօրտըրտ ած. Անկարգ, անչափ, անկանոն, խառնակ. ցոփ, զեղխ, անառակ:

Disorderedness տիզօրտըրտնէս գ. Անկարգութիւն, շփոթութիւն, խառնակութիւն:

Disorderly տիզօրտըրլի ած. Անկարգ, անկանոն, շփոթ, խառնակ. զեղխ, ցոփ, անառակ:

Disorderly, մ. Անկարգս, խառնիխուռն, շփոթս. ցոփութեամբ, յանչափս:

Disordinate տիսօրտինէյթ ած. Անկարգ, անկանոն, անչափ, խառնակ:

Disordinately տիսօրտինէյթլի մ. Անկարգս, խառնիխուռն, յանչափս, անառակութբ:

Disorientated տիսօրիէնթէթէտ ած. Շեղեալ յուղիղ ճանապարհէ, խոտորեալ, զարտուղի, շփոթեալ:

To Disown տիզօն բ, ն. Ժխտել, ուրանալ, չառնուլ յանձն, ոչ ընդունել, հրաժարիլ:

To Dispand տիսփէնտ բ, ն. Տարածել, պարզել, բանալ, ընդարձակել:

Dispansion տիսփէնշըն գ. Տարածումն, պարզումն, ընդարձակութիւն:

To Disparage տիսփէրէճ բ, ն. Բառնալ զհամեմատութիւն, խանգարել, աղաւաղել. նուաստացուցանել, անարգել, այպն առնել, առակ նշաւակի առնել, խայտառակել. ամուսնացուցանել զոք ընդ նուաստոհմի:

Disparagement տիսփէրէճմէնթ գ. Անհամեմատութիւն, անվայելչութիւն, նուաստութիւն. նախատինք, անարգանք, խայտառակութիւն:

Disparager տիսփէրէճըր գ. Որ յամօթ առնէ, նուաստացուցիչ:

Disparates տիսփէրէթս գ. Անհամեմատք, ներհականք, հակառակք:

Disparity տիսփէրիթի գ. Անհաւասարութիւն, խտիր. անհամանութիւն, տարբերութիւն. անհամեմատութիւն:

To Dispark տիսփարք բ, ն. Բառնալ զփակ կամ զշրջապատն. ընդարձակել, արձակել:

To Dispart տիսփարթ բ, ն. Անջատել, որոշել, բաժանել:

Dispassion տիսփէշըն գ. Անախտութիւն, անախտակրութիւն, ազատութիւն՚ի կրից:

Dispassionate տիսփէշընէյթ ած. Անախտ, անախտակիր, անկրական, անխռով, պարկեշտ, զգաստ:

To Dispel տիսփէլ բ, ն. Վարատել, վանել, հալածել, մերժել, ցրուել:

Dispence տիսփէնս գ. Ծախք, վատնումն, շռայլութիւն:

To Dispend տիսփէնտ բ, ն. Ծախել, վատնել, ցրուել:

Dispensary տիսփէնսըրի գ. Դեղարան, տեղի՝ ուր բաշխեն դեղս:

Dispensation տիսփէնսէյշըն գ. Բաշխումն, մատակարարութիւն, տնտեսութիւն. անօրինումն, առանձնաշնորհութիւն:

Dispensator տիսփէնսէթըր գ. Բաշխիչ, տնտես, բաժանարար:

Dispensatory տիսփէնսէթըրի գ. Դեղարան, դեղաբանութիւն, գիրք կամ վարդապետութիւն դեղոց:

Dispense տիսփէնս գ. Տնօրինումն, արտօնութիւն, ազատութիւն:

To Dispense, բ, ն. Բաշխել, բաժանել, մատակարարել. կազմել դեղս: To dispense with, անօրինել, ազատ կացուցանել, արդարացուցանել:

Dispenser տիսփէնսըր գ. Բաշխող, տնտես, մատակարար, անօրէն:

To Dispeople տիսփիփըլ բ, ն. Անմարդացուցանել, անապատացուցանել, ամայացուցանել, քանդել, աւերել:

Dispeopler տիսփիփլըր գ. Անմարդացուցիչ, ամայացուցիչ, քանդիչ:

To Disperge տիսփէրճ բ, ն. Սրսկել, ցանել, սփռել, ցրուել:

To Disperse տիսփէրս բ, ն. Ցրուել, ցիր և ցան կացուցանել. ցրել, ցրուել, հալածել. ճապաղել, հոսել, ցնդել:

Dispersedly տիսփէրսէտլի մ. Ցրիւ, ցան և ցիր, աստ և անդ:

Dispersedness տիսփէրսէտնէս գ. Ցրումն, ցրուումն, ճապաղումն:

Disperser տիսփէրսըր գ. Ցրիչ, սփռիչ, տարածող:

Dispersion տիսփէրշըն գ. Ցրումն, սփռումն, սփիւռ, ցրօնք, ճապաղումն:

To Dispirit տիսփիրիթ բ, ն. Սրտաբեկ կամ սրտաթափ առնել, զարհուրեցուցանել, լքուցանել, վհատեցուցանել, նկուն

առնել. ուժաթափ առնել, անկարացուցանել:

Dispíritedness տիսփի՛րիթէտնէս գ. Վատասրտութիւն, սրտաթափութիւն, լքումն, վհատութիւն:

To Displáce տիսփլէ՛յս բ, ն. Հանել 'ի տեղւոջէ, խախտել. ընկենուլ, բառնալ, մերժել, արտաքսել. խանգարել, խառնակել, շփոթել:

Displácency տիսփլէ՛յսէնսի գ. Տմարդութիւն, բրտութիւն. տհաճութիւն, նեղութիւն, վիշտ, ձանձրութիւն:

To Displánt տիսփլէ՛նթ բ, ն. Խլել արմատաքն. հանել, փոխել այլուր:

Displantátion տիսփլէնթէ՛յշըն գ. Խլումն արմատաքն. հանումն ժողովրդեանն յերկրէ իւրմէ և հաստատել այլուր:

Displáy տիսփլէ՛յ գ. Ցոյց, երևումն, յայտնութիւն:

To Displáy, բ, ն. Պարզել, բանալ, ընդարձակել, սփռել. յայտնել, ցուցանել, առաջի առնել. փորագրել, քանդակել. յանդուգն խօսել, ճոխանալ:

Displéasance տիսփլէ՛զէնս գ. Տհաճութիւն, դժկամակութիւն, նեղութիւն, վիշտ, ցասումն, բարկութիւն:

Displéasant տիսփլէ՛զէնթ ած. Անհաճոյ, նեղիչ, տաղտկալի, դժնդակ:

To Displéase տիսփլի՛զ բ, չ. Բարկացուցանել, նեղել, դառնացուցանել. անհաճոյ լինել, տաղտկացուցանել:

Displéasingness տիսփլի՛զինկնէս գ. Տհաճութիւն, դժկամակութիւն:

Displéasure տիսփլէ՛ժիուր գ. Տհաճութիւն, ձանձրութիւն, դժկամակութիւն. նեղութիւն, վիշտ, ցաւ. սրտմտութիւն. անարգութիւն, յաչաց ելանելն:

To Displéasure, բ, ն. Անհաճոյ լինել, յաչաց ելանել, ոչ գտանել շնորհս:

To Displóde տիսփլօ՛տ բ, ն. Ճայթել, պայթուցանել, պատառել կամ արձակել շառաչմամբ: [թիւն, բոմբիւն:

Displósion տիսփլօ՛ժըն գ. Ճայթումն, պայ-

Dispórt տիսփօ՛րթ գ. Խաղ, զբօսանք, զուարճութիւն, մխիթարութիւն:

To Dispórt, բ, ն. Զբօսեցուցանել, զուարճացուցանել:

To Dispórt, բ, չ. Զբօսնուլ, զուարճանալ, ճեմել, զգնալ:

Dispósal տիսփօ՛զէլ գ. Կարգաւորութիւն, կարգ, դատաւորութիւն, պատրաստութիւն, դրութիւն. խորհուրդ, միտք. յօժարութիւն. կառավարութիւն, առաջնորդութիւն:

Dispóse տիսփօ՛զ գ. Իշխանութիւն, ուղղութիւն, կառավարութիւն, հրաման. յօժարութիւն. փոյթ, ջանք:

To Dispóse, բ, ն. Կարգել, հաստատել, հրամայել. դնել, կացուցանել. տալ, բաշխել. պատրաստել, հանդերձել, զետեղել. պատշաճել. համոզել, յանկուցանել: To dispose of, վարել, 'ի կիր արկանել. տալ 'ի ձեռս, յանձնել. վճիռ հատանել, սահմանել. ուղղել, կառավարել. հանել, առաքել:

To Dispóse, բ, չ. Փամագիր լինել, հաստատել, դաշնադիր լինել:

Dispóser տիսփօ՛զըր գ. Տուիչ, բաշխող, մատակարար. վարիչ, տնօրէն, կառավար, կարգիչ, կարգադիր:

Disposítion տիսփօզի՛շըն գ. Տրամադրութիւն, կարգ, յօրինուած, չափ, վիճակ. յարմարութիւն, յօժարութիւն, բնաւորական բերումն. պատրաստութիւն, հանդերձանք, ապաք. որպիսութիւն, հանգամանք:

Dispósitive տիսփօ՛զիթիվ ած. Որոշիչ, վճռական:

Dispósitively տիսփօ՛զիթիվլի մ. Կարգաւ. առանձինն, տրամաբաշխօրէն:

Dispósitor տիսփօ՛զիթըր գ. Տանուտէր (ըստ աղթարայ):

To Dispossésss տիսփօզզէ՛ս բ, ն. Հանել 'ի ժառանգութենէ, զրկել, դրուել, կողոպտել, վարել, մերժել, վտարել:

Dispósure տիսփօ՛ժիուր գ. Կարգ, կարգադրութիւն, հրաման, իշխանութիւն, տեսչութիւն, կամք. դիրք, դրութիւն, վիճակ:

Dispráise տիսփրէ՛յզ գ. Պարսաւ, ըստգիւտ, նախատինք:

To Dispráise, բ, ն. Պախարակել, պարսաւել, զարովել, ստգտանել, նախատել:

Dispráiser տիսփրէ՛յզըր գ. Պարսաւիչ, պարսաւագէտ, ստգտանող:

Dispráisible տիսփրէ՛յզիպլ ած. Պախարակելի, ստգտանելի, զարովելի:

Dispráisingly տիսփրէ՛յզինկլի մ. Պարովանօք, նախատանօք, չարաչար:

To Dispréad տիսփրէ՛տ բ, ն. Սփռել, ցանել, հոսել, ծաւալել, տարածել:

Dispróﬁt տիսփրօ՛ֆիթ գ. Կորուստ, վնաս, տոյժ, տուգանք:

Dispróof տիսփրու՛ֆ գ. Հերքումն, ցրումն, մերժումն:

To Dispróperty տիսփրօ՛փըրթի բ, ն. Զրկել 'ի ստացուածոց:

Dispropórtion տիսփրօփօ՛րշըն գ. Անհամեմատութիւն, խախր, անհաւասարութիւն, տգեղութիւն:

To Dispropórtion, բ, ն. Անհամեմատ առնել, բառնալ զհամեմատութիւն, անհաւասար գործել, եղծանել, տգեղացուցանել:

Dispropórtionable տիսփրօփօ́րշընէպըլ ած. Անհամեմատ, անյարմար, անհամեմատական:

Dispropórtionableness տիսփրօփօ́րշընէպըլնէս գ. Անհամեմատութիւն, անհաւասարութիւն:

Dispropórtionably տիսփրօփօ́րշընէպլի մ. Անհամեմատաբար, անյարիր, անյարմարաբար:

Dispropórtional տիսփրօփօ́րշընէլ ած. Անհամեմատ, անհաւասար, անյարմար:

Dispropórtionally տիսփրօփօ́րշընէլլի մ. Անհամեմատաբար, անյարիր, անյարմարաբար:

Dispropórtionate տիսփրօփօ́րշընէյթ ած. Անհամեմատ, անյարիր:

Dispropórtionately տիսփրօփօ́րշընէյթլի մ. Անհամեմատաբար:

Dispropórtionateness տիսփրօփօ́րշընէյթնէս գ. Անհամեմատութիւն, անյարմարութիւն, անչափութիւն:

To Dispróve տիսփրուվ բ, ն. Հերքել, ստել, ցուցանել զստութիւնն. մերժել, անարգել:

Dispróver տիսփրուվըր գ. Հերքիչ, ցրիչ, մերժող, անարգիչ:

Dispúnishable տիսփընիշէպըլ ած. Անպատիժ, առանց պատժոյ:

Dispútable տիսփիութէպըլ ած. Վիճաբանելի, ընդ խնդրով, երկբայական:

Dísputant տիսփիութէնթ գ. Վիճաբան, հակաճառող:

Dísputant, ած. Վիճող, վիճաբանող, վիճաբանասէր:

Disputátion տիսփիութէյշըն գ. Վիճաբանութիւն, հակաճառութիւն, վէճ:

Disputátious տիսփիութէյշըս ած. Վիճաբանասէր, կռուասէր:

Dispútative տիսփիութէթիվ ած. Վիճաբանական, վիճաբանասէր:

Dispúte տիսփիութ գ. Վէճ, վիճաբանութիւն, հակաճառութիւն, խնդիր:

To Dispúte, բ, ն. Վիճել, հակաճառել, կռուել, խնդիր յարուցանել. քննել, խնդրել, յուզել:

To Dispúte, բ, չ. Վիճել, վիճաբանել, կռուել:

Dispúteless տիսփիութլէս ած. Անվիճելի, անհակառակելի:

Dispúter տիսփիութըր գ. Վիճաբան, վիճաբանող, հակաճառող:

Disqualificátion տիսքուօլիֆիքէյշըն գ. Անյարմարութիւն, անկարողութիւն:

To Disquálify տիսքուօլիֆայ բ, ն. Անյարմար կամ անկարող առնել, անարժան կացուցանել. զրկել:

To Disquántity տիսքուօնթիթի բ, ն. Բառնալ զթիւ կամ զքանակութիւն, նուազեցուցանել:

Disquíet տիսքուայէթ գ. Անհանգստութիւն, հոգ, անձկութիւն:

Disquíet, ած. Անհանգիստ, խռովեալ, նեղեալ, տառապեալ, վշտագին:

To Disquíet, բ, ն. Անհանգիստ կամ աշխատ առնել, նեղել, տառապեցուցանել:

Disquíeter տիսքուայէթըր գ. Նեղիչ, խռովիչ, տառապեցուցիչ:

Disquíetly տիսքուայէթլի մ. Անհանգիստ, վշտագին, տառապանօք:

Disquíetness տիսքուայէթնէս գ. Անհանգստութիւն, նեղութիւն, տառապանք:

Disquíetude տիսքուայէթիուտ գ. Անհանգստութիւն, նեղութիւն, խռովութիւն, անձկութիւն, տառապանք, նեղսրտութի՛:

Disquisítion տիսքուիզիշըն գ. Հետազօտութիւն, քննութիւն, խոյզ և խնդիր:

To Disránk տիսրէնք բ, ն. Խլուցանել կամ ընկենուլ յաստիճանէ կամ 'ի պատուոյ:

Disregárd տիսրիկարտ գ. Զանցառութի՛, անհոգութիւն, արհամարհութիւն:

To Disregárd, բ, ն. Անփոյթ լինել, խոտել, արհամարհել, առ ոչինչ գրել, զանց առնել:

Disregárdful տիսրիկարտֆուլ ած. Անհոգ, անփոյթ, զանցառու:

Disregárdfully տիսրիկարտֆուլլի մ. Անհոգութեամբ, զանցառութեամբ, առ ոչինչ գրելով, արհամարհանօք:

Disrélish տիսրէլիշ գ. Զզուումն, յափրութիւն. անհամութիւն, ճաշակ անախորժ:

To Disrélish, բ, ն. Զզուեցուցանել, նողկացուցանել. զզուելի կամ անհաճոյ լինել, անհամանալ:

Disreputátion տիսրէփիութէյշըն գ. Արհամարհութիւն, անարգանք. ամօթ, վատանունութիւն:

Disrepúte տիսրիփիութ գ. Վատ անուն, վատանունութիւն, անարգանք:

Disrespéct տիսրիսփէքթ գ. Անակնածութիւն, անպատկառութիւն, անարգանք, քամահումն, բրտութիւն:

Disrespéctful տիսրիսփէքթֆուլ ած. Անակնածող, անպատկառ, բիրտ:

Disrespéctfully տիսրիսփէքթֆուլլի մ. Անպատկառաբար, առանց ակնածութեան:

To Disróbe տիզրօպ բ, ն. Մերկացուցանել, հոլանի առնել, կողոպտել:

Disrúption տիզրըփշըն գ. Պատառումն, խզումն, հերձումն. ճեղքուած, պատառուած:

Dissatisfáction դիսսէթիսֆէքշըն գ. Ոչ շատանալ, անհաճութիւն, աժգոհութիւն:

Dissatisfáctoriness դիսսէթիսֆէքթըրինէս գ. Ոչ լինել բաւական 'ի շատացուցանել կամ գոհ առնել:

Dissatisfáctory դիսսէթիսֆէքթըրի ած. Որ ոչ է բաւական 'ի շատացուցանել կամ գոհ առնել, անհաճոյ:

To Dissátisfy դիսսէթիսֆայ բ, ն. Ոչ շատացուցանել, անհաճոյ լինել, նեղել, վրշտացուցանել:

To Disséct դիսսէքթ բ, ն. Հատանել, յօշել զանդամս. մանր քննել, կրկատել:

Disséction դիսսէքշըն գ. Յօշատումն, յօշուած, անթամամթիւ, անդամահատութի. քննութիւն մանրամասն, մանր կրկատումն:

Disséisin դիսսիզին գ. Զրկումն 'ի ստացուածոց, գրաւումն կալուածոց այլոց:

To Disséize դիսսիզ բ, ն. Զրկել 'ի ստացուածոց, գրաւել զկալուածս այլոց:

Disséizor դիսսիզըր գ. Որ գրաւէ զստացուածս այլոյ:

To Dissémble դիսսէմպըլ բ, ն. Կեղծել, ձեւացուցանել, պատրուակել, թաքուցանել:

To Dissémble, բ, չ. Կեղծել, կեղծաւորել, ձեւանալ:

Dissémbler դիսսէմպլըր գ. Կեղծաւոր:

Dissémblingly դիսսէմպլինկլի մ. Կեղծեօք, սուտ, ստութեամբ:

To Disséminate դիսսէմինէյթ բ, ն. Սերմանել, ցանել, ցրուել, սփռել:

Disseminátion դիսսէմինէյշըն գ. Ցանումն, սփռումն, տարածումն:

Disseminátor դիսսէմինէյթըր գ. Սերմանող, որ սփռէ կամ տարածանէ:

Dissénsion դիսսէնշըն գ. Երկպառակութիւն, գժտութիւն, անմիաբանութիւն, հերձուած:

Disséntious դիսսէնշըս ած. Անմիաբան, խռովայոյզ, կռուասէր:

Dissént դիսսէնթ գ. Անմիաբանութիւն կարծեաց, երկպառակութիւն, հերձուած, հակառակութիւն:

To Dissént, բ, չ. Անմիաբան կամ յայլ կարծիս լինել, ոչ հաւանիլ. չլինել համախոհ. զանազանիլ, այլազգ լինել. երկպառակիլ, օտարիլ, բաժանիլ:

Dissentáneous դիսսէնթէնիըս ած. Անմիաբան, հակառակ:

Dissénter դիսսէնթըր գ. Անմիաբան, այլակարծի. հերձեալ, հերձուածող:

Dissertátion դիսսէրթէյշըն գ. Ճառ, բան:

To Disserve դիսսէրվ բ, ն. Տմարդի բարս ցուցանել, նեղել, չարիս հասուցանել, զրկել:

Dissérvice դիսսէրվիս գ. Տմարդութիւն, վնաս, չարիք, անիրաւութիւն:

Dissérviceable դիսսէրվիսէպլ ած. Տմարդի, վնասակար, անիրաւ:

Dissérviceableness դիսսէրվիսէպլնէս գ. Անիրաւութիւն, զրկանք, վնաս, չարիք:

To Disséttle դիսսէթթըլ բ, ն. Խախտել, դրդուեցուցանել, խանգարել, վեր 'ի վայր շրջել:

To Dissével դիսսէվըր բ, ն. Ճեղքել, հերձանել, պատառել, անջատել, բեկանել, հատանել:

Díssidence դիսսիտէնս գ. Անմիաբանութիւն, հակառակութիւն:

Dissílience դիսսիլիյէնս գ. Ճայթումն, հերձումն:

Dissílient դիսսիլիյէնթ ած. Որ ճայթէ կամ հերձանի:

Dissilítion դիսսիլիշըն գ. Ճայթիւն, պայթիւն, հերձումն:

Dissímilar դիսսիմիլըր ած. Աննման, այլատեսակ, տարբեր, տարօրինակ. աննմանական (մասունք):

Dissimilárity դիսսիմիլէրիթի գ. Աննմանութիւն, տարբերութիւն, զանազանութի:

Dissimílitude դիսսիմիլիթիուտ գ. Աննմանութիւն, անհամեմատութիւն, զանազանութիւն:

Dissimulátion դիսսիմիուլէշըն գ. Կեղծիք, կեղծաւորութիւն, պատճառանք, պատրուակ:

Díssipable դիսսիփէպլ ած. Դիւրավատնելի, դիւրացնդելի, ցրուելի, ցնդական, եղծական:

To Díssipate դիսսիփէյթ բ, ն. Ցրուել, ցիր եւ ցան կացուցանել, հալել, սփռել, հալածել, փարատել. սպառել, վատնել. ցնդել, ճապաղել:

Dissipátion դիսսիփէշըն գ. Ցրումն, ցնդումն, վատնումն. զեղխութիւնք մտաց, ըղբաղումն:

To Dissóciate դիսսոշիէյթ բ, ն. Մեկնել, անջատել, զատանել, բաժանել:

Dissólvable դիզզոլվէպլ ած. Լուծանելի, հալելի, լուծական, դիւրալոյծ:

Díssoluble դիսսոլիուպլ ած. Քակտելի, անջատելի, բաժանելի, լուծական:

Dissolubílity դիսսոլիուպիլիթի գ. Լուծականութիւն, քակտումն:

To Dissólve դիզզոլվ բ, ն. Լուծանել, հալել. քակել, արձակել, ցրուել. զատանել, որոշել. մեղկել, լքուցանել:

To Dissólve, բ, չ. Լուծանիլ, հալիլ. ցնդիլ, կորնչիլ, պակասիլ. մեղկիլ, թուլանալ, լքանիլ:

Dissólvent դիզզոլվէնթ ած. Լուծանող, լուծիչ, հալիչ:

Dissólvent, գ. Լուծանող, հալիչ:

Dissólver տիզզօ՛լվըր գ. Լուծանող, լուծիչ, հալիչ, քակող:

Dissólvible տիզզօ՛լվիպլ ած. Լուծանելի, քակտելի:

Díssolute տի՛սսօլիուտ ած. Լոյծ, մեղկ, ցոփ, անառակ:

Díssolutely տի՛սսօլիուտլի մ. Ցոփութի, խենեշաբար, անառակաբար, անամօթ:

Díssoluteness տի՛սսօլիուտնէս գ. Ցոփութիւն, անառակութի, զեղխութիւն, ընդարձակ կեանք:

Dissolútion տիսսօլիու՛շըն գ. Լուծումն, հալումն. քակտումն, եղծումն, ապականութիւն. քանդումն, աւերումն, անկումն. արձակումն, ցրումն. թուլութիւն, ցոփութիւն, անառակութիւն:

Díssonance տի՛սսօնէնս գ. Անհամաձայնութիւն, տարաձայնութիւն, խառնաձայնութիւն:

Díssonant տի՛սսօնէնտ ած. Անհամաձայն, տարաձայն, խառնաձայն. անմիաբան, հակառակ, աննման, անհամեմատ:

To Dissuáde տիսսուէյտ բ, ն. Համոզել 'ի հակառակն, շրջել զոք 'ի խորհրդոց, խոտորեցուցանել, խափանել մտատկար կամ անվայելուչ ինն ցուցանել:

Dissuáder տիսսուէյտըր գ. Համոզիչ 'ի հակառակն, խոտորեցուցիչ, խափանիչ:

Dissuásion տիսսուէյժըն գ. Համոզումն 'ի հակառակն, այլ խորհուրդ, խափանումն, արգելումն:

Dissuásive տիսսուէյսիվ ած. Համոզիչ 'ի հակառակն, հակառակորդոր, խոտորեցուցիչ:

Dissuásive, գ. Համոզումն 'ի հակառակն, թելադրութիւն խոտորեցուցիչ:

Dissy'llable տիսսիլլէպլ գ. Երկավանկ, կրկնավանկ:

Dístaff տի՛սթէֆ գ. Ալեկատ, ռոք. կին (այլաբանօրէն):

Dístaff-thistle, գ. Տեսակ ինչ փշոյ:

To Distáin տիսթէյն բ, ն. Ներկել, այլագունել. արատաւորել, աղտեղել, շաղախել, ապականել:

Dístance տի՛սթէնս գ. Հեռաւորութիւն, բացակայութիւն, միջոց. ներհակութիւն. զանազանութիւն, խտիր. ակնածութիւն, խորշումն. օտարութիւն, հեռացումն: At a distance, 'ի հեռաստանէ:

To Dístance, բ, ն. Հեռացուցանել, 'ի բաց առնել. անցանել կամ յառաջել քան զոք:

Dístant տի՛սթէնտ ած. Հեռի, հեռաւոր, բացակայ, տարակաց, տարակացեալ, հեռակայ. թագուն, մթին:

Distáste տիսթէյսթ գ. Զզուանք, նողկանք, տաղտկութիւն, յափրութի. ձանձրոյթ, նեղութիւն, տհաճութիւն, դժկամակութիւն. խորշումն, ատելութի. դառնութիւն:

To Distáste, բ, ն. Զզուեցուցանել, տաղտկացուցանել, ձանձրոյթ արկանել. նեղել, դառնացուցանել:

Distásteful տիսթէյսթֆուլ ած. Զզուելի, նողկալի, դառն, տաղտկացուցիչ. անհաճոյ, դժնդակ. չար, վնասակար, ատելի:

Distémper տիսթէ՛մփըր գ. Անբարեխառնութիւն, անհամեմատ բաղադրութիւն, վնասակար խառնուած. ախտ, հիւանդութիւն, վատառողջութիւն. անբարեխառնութիւն կամ վնասակարութիւն օդոյ. անկարգութիւն, խանգարումն. խռովութիւն, թիւրութիւն. շփոթ, աղմուկ, խռովութիւն:

To Distémper, բ, ն. Խանգարել զառողջութիւնն. այլայլել, խանգարել, ապականել. խռովել, աղմկել, շփոթել. վատթարացուցանել, խոտորեցուցանել:

Distémperate տիսթէ՛մփըրէյթ ած. Անչափ, տարապայման, սաստիկ:

Distémperature տիսթէ՛մփըրէչիուր գ. Անբարեխառնութիւն, սաստկութիւն. խռովութիւն, անկարգութիւն, խանգարումն:

To Disténd տիսթէնտ բ, ն. Ձգել, ձգտել, պարզել, ընդարձակել:

Distént տիսթէնթ գ. Տարածութի, ձըգտումն:

Disténtion տիսթէնշըն գ. Տարածումն, տարածութիւն, ձգտումն:

To Disthrónize տիսթհրօ՛նայզ բ, ն. Ընկենուլ յաթոռոյ իշխանութեան:

Dístich տի՛սթիք գ. Երկտող ոտանաւոր:

To Distíl տիսթի՛լ բ, չ. Կաթել, թորել, ծորել, հոսել, բղխել. թորեցուցանել:

To Distíl, բ, ն. Կաթեցուցանել, թորել. ցօղել, հոսել, բղխել, ծորեցուցանել կամ հանել ցքահանաւ. լուծանել, հալել:

Distillátion տիսթիլլէ՛յշըն գ. Կաթուած, կաթիլ. թորումն. հոսումն, բղխումն, կայլակ:

Distíllatory տիսթի՛լլէթըրի ած. Թորման, ծորական, ցքահան:

Distíller տիսթի՛լլըր գ. Թորիչ. թորեցուցիչ:

Distílment տիսթի՛լմէնթ գ. Կաթիլ, կայլակ, հիւթ, ծորեալ:

Distínct տիսթի՛նքթ ած. Որիշ, այլևայլ, զանազան, տարբեր, այլ. մեկին, յստակ. անխառն, անշփոթ. զատուցեալ. զանազանեալ. գունակ գունակ, խայտաճամուկ:

Distínction տիսթի՛նքշըն գ. Զանազանութիւն, ընտրութիւն, խտիր. տարբերու-

թիւն, նշան զանազանութեան, նշան, ցուցակ. որոշումն, բաժանումն. գերազանցութիւն, առաւելութիւն:

Distínctive դիստինկթիվ ած. Որոշիչ, զանազանիչ. ընտրող, խոհական:

Distínctively դիստինկթիվլի մ. Որոշակի, մեկին, ուրոյն, առանձինն:

Distínctly դիստինկթլի մ. Որոշ, որոշաշակի, ուրոյն. մեկին, պարզ, յստակ:

Distínctness դիստինկթնէս գ. Քաջ որոշումն, յստակութիւն, պայծառութիւն:

To Distínguish դիստինկուիշ բ. ն. Զանազանել, որոշել, ընտրել, խտրել:

To Distínguish, բ. չ. Որոշել, զանազանել, ընտրութիւն առնել:

Distínguishable դիստինկուիշէպլ ած. Զանազանելի, զոր մարթ է դիւրաւ ընտրել կամ 'ի միտ առնուլ. մեծարու, երեւելի, գերազանց:

Distínguished դիստինկուիշտ ած. Տարբերեալ, այլազգ. երեւելի, գերագոյն, տարօրինակ:

Distínguisher դիստինկուիշըր գ. Որոշիչ, զանազանիչ. ընտրող, խոհական, քննիչ:

Distínguishingly դիստինկուիշինկլի մ. Առանձին իմն, յաւէտ իմն:

Distínguishment դիստինկուիշմէնթ գ. Զանազանութիւն, ընտրութիւն, որոշումն:

To Distórt դիսթորթ բ. ն. Ծամածռել, խեղաթիւրել; ծեքել, թիւրել, շրջել, ոլորել, գալարել. խոտորեցուցանել. կամակորել:

Distórtion դիսթորշըն գ. Ծամածռութի, խեղաթիւրութիւն, թիւրութիւն:

To Distráct դիստրէքթ բ. ն. Ցնդել, ցրուել. բաժանել, զատանել, որոշել. 'ի բաց քեցել, խոտորեցուցանել. զբաղեցուցանել, պատաղեցուցանել. աշխատ առնել, տագնապել. յիմարեցուցանել, շրջել յայլ խելս, ցնորեցուցանել:

Distráctedly դիստրէքթէտլի մ. Մոլեգին, կատաղաբար, յայլ խելս:

Distráctedness դիստրէքթէտնէս գ. Ցնորումն մտաց, խելայեղութիւն, մոլեգնութիւն, յիմարութիւն:

Distráction դիստրէքշըն գ. Ցնդումն, ցրուումն. բաժանումն, քեցումն, անջատումն, բարձումն. խռովութիւն, վարանք, տագնապ. զբաղումն, գեղերանք խորհրդոց. բանութիւն, սատակութիւն. ցնորք, զառանցանք, յիմարութիւն, մոլեգնութի. անմիաբանութի, քակումն, վարատումն:

To Distráin դիստրէյն բ. ն. Գրաւանդել, առնել:

To Distráin, բ. չ. Գրաւանդել, գրաւանդումն առնել:

Distráiner դիստրէյնըր գ. Գրաւանդիչ:

Distráint դիստրէյնթ գ. Գրաւանդումն:

Distráught դիստրօթ ած. Ցնդեալ, ցնորեալ, մտաթափ:

Distréss գ. Գրաւանդումն ընչից կամ ստացուածոց. բանութիւն 'ի ձեռն դատաստանի. տագնապ, խռովութիւն, աղէտք, թշուառութիւն:

To Distréss, բ. ն. Գրաւանդել դատաստանաւ. տագնապեցուցանել, խռովեցուցանել, տանջել, նեղել:

Distréssful դիստրէսֆուլ ած. Աղետալի, ողորմ, թշուառ, չարաչուք:

To Distríbute դիստրիպիութ բ. ն. Բաշխել, բաժանել:

Distríbuter դիստրիպիութըր գ. Բաշխող, բաժանարար, մատակարար:

Distribútion դիստրիպիուշըն գ. Բաշխումն, բաժանումն, մատակարարութիւն. ողորմութիւն, տուրք ողորմութեան:

Distríbutive դիստրիպիութիվ ած. Տրամաբաշխական (արդարութիւն):

Distríbutively դիստրիպիութիվլի մ. Բաժանաբար, բաշխմամբ, տրամաբաշխօրէն. առանձինն, մի ըստ միոջէ:

Dístrict դիստրիքթ գ. Սահման, երկիր, վիճակ, գաւառ:

Distrúst դիստրըսթ գ. Կորուստ համբաւոյ, վստահութեան. կասկած, խէթ, երկմտութիւն:

To Distrúst, բ. ն. Ոչ վստահանալ, երկուանալ, երկբայիլ:

Distrústful դիստրըսթֆուլ ած. Կեղակարծ, երկբայելի. երկմիտ, կասկածոտ. երկիւղած, ոչ յանձնապաստան:

Distrústfully դիստրըսթֆուլլի մ. Խէթիւ, կասկածանօք:

Distrústfulness դիստրըսթֆուլնէս գ. Կեղակարծութիւն, կասկած, երկմտութիւն:

Distúrb դիստըրպ գ. Խռովութիւն, ամբոխումն, վրդովումն:

To Distúrb, բ. ն. Խռովել, վրդովել, շփոթել. անհանգիստ առնել, նեղել, զլուել. նահանջել, խափանել. խոտորեցուցանել, շրջել, դարձուցանել:

Distúrbance դիստըրպէնս գ. Խռովութի, շփոթ, ամբոխումն, վրդովումն, աղմուկ:

Distúrber դիստըրպըր գ. Խռովիչ, վրդովիչ, խանգարիչ:

To Distúrn դիստըրն բ. ն. Ի բաց դարձուցանել, շրջել, ընկրկել:

Disvaluátion դիզվէլիուէշըն գ. Անարգութիւն, նուաստութիւն:

To Disválue դիզվէլիու բ. ն. Անարգել, նուաստացուցանել, իջուցանել զգին կամ զյարգ:

To Disvélop տիզվէլըփ բ, ն. Յայտնել, բանալ:

Disúnion տիսիուննիըն գ. Բաժանումն, անջատումն. անմիաբանութիւն, երկպառակութիւն, գժտութիւն:

To Disuníte տիսիունայտ բ, ն. Բաժանել, անջատել, յօշել, զատանել. պառակտել, հերձանել, օձաել:

To Disuníte, բ, չ. Բաժանիլ, զատանիլ, պառակտիլ, հերձանիլ:

Disúnity տիսիունիտի գ. Բաժանումն, քակտումն, անջատումն:

Disúsage տիսիուզէյճ գ. Խափանումն սովորութեան, բարձումն 'ի սովորութենէ, անգործածութիւն:

Disúse տիսիուզ գ. Անգործածութիւն. խափանումն սովորութեան, բարձումն 'ի սովորութենէ:

To Disúse, բ, ն. Դադարիլ 'ի սովորութենէ, թողուլ զսովորութիւն. դարձուցանել 'ի սովորութենէ:

To Disvóuch տիսվաուչ բ, ն. Եղծանել, հակառակել, ընդդէմ ելանել:

Diswítted տիսուիտտէտ ած. Ցնորեալ, մըտաթափ, խելագար:

Dit տիտ գ. Բերթուած, տաղ, հագներգութիւն:

Ditch տիչ գ. Փոս, խրամ, խորխորատ:

To Ditch, բ, չ. Փոս փորել, խրամ հատանել:

Ditch-delívered տիչտէլիվըրտ ած. Ծընեալ 'ի խրամի կամ 'ի խորխորատի:

Dítcher տիչըր գ. Որ փոս կամ խրամ հատանէ:

Dithyrámbick տիթիրէմպիք գ. Երկադուան (երգ կամ ոտանաւոր):

Dittánder տիտտէնտըր գ. Խոտ ինչ:

Díttany տիտտընի գ. Դիկտամոն, կրետաբոյս:

Díttied տիտտիտ ած. Երգեցիկ, երաժըշտական:

Dítty տիտտի գ. Երգ, տաղ, ցուցք, տաղերգութիւն:

Diván տիվէն գ. Ատեան, խորհրդարան (արեւելեայց):

To Diváricate տայվէրիքէյտ բ, չ. Բաժանիլ, սփռիլ:

To Diváricate, բ, ն. Բաժանել, տարածել, սփռել:

Divaricátion տայվէրիքէյշըն գ. Բաժանումն. երկպառակութիւն, տարբերութիւն կարծեաց:

To Dive տայվ բ, չ. Ընկղմիլ կամ խորասուզիլ ընդ ջուրս. յուզել ընդ ջուրս. խորամուխ լինել, թափանցել 'ի խորս. ընկղմիլ, մխիլ. ծածկիլ:

To Dive, բ, ն. Յուզել, քննել, 'ի միտ առնուլ:

Díver տայվըր գ. Լուղակ կամ յուղակ ընդ ջուրս. խորամուխ, ներկուռ, քաջահմուտ:

To Divérge տիվըրճ բ, չ. Ձգիլ, սփռիլ, բաժանիլ, տարածիլ:

Divérgent տիվըրճընտ ած. Որ ձգի կամ տարածի. բացահայեաց (գիծ):

Dívers տայվըրզ ած. Պէսպէս, զանազան, այլեւայլ, այլ, տարբեր:

Díverse տայվըրս ած. Այլ, տարբեր, պէսպէս, զանազան, այլեւայլ:

Diversificátion տիվըրսիֆիքէյշըն գ. Այլայլութիւն, պէսպիսութիւն, զանազանութիւն, տարբերութիւն:

To Divérsify տիվըրսիֆայ բ, ն. Պէսպիսացուցանել. այլայլել, փոփոխել, տարբերել, զանազանել, որոշել:

Divérsion տիվըրշըն գ. Նահանջումն, խափանումն. խաղ, զբօսանք, զուարճութի:

Divérsity տիվըրսիտի գ. Այլայլութիւն, տարբերութիւն. պէսպիսութիւն, զանազանութիւն, փոփոխութիւն:

Díversly տայվըրսլի մ. Այլեւայլ օրինակաւ, բազմադիմի, պէսպէս, այլազգ, այլազգաբար:

To Divért տիվըրտ բ, ն. Խոտորեցուցանել, դարձուցանել այլուր, քեցել, 'ի բաց առնուլ. ուրախ առնել, զբօսեցուցանել, մխիթարել:

Divérter տիվըրտըր գ. Ուրախացուցիչ, զուարթարար, զբօսանք:

To Divertíse տիվըրտիզ բ, ն. Ուրախ առնել, զուարճացուցանել, զբօսեցուցանել:

Divértisement տիվըրտիզմընտ գ. Ուրախութիւն, զուարճութիւն, զբօսանք, մխիթարութիւն, սփոփանք:

Divértive տիվըրտիվ ած. Ուրախարար, զուարճացուցիչ, խաղալիկ, 'ի զբօսանս:

To Divést տիվէստ բ, ն. Մերկացուցանել, հանել, կապտել, կողոպտել:

Divésture տիվէսչիուր գ. Մերկանալն, հանելն 'ի բաց:

Divídable տիվայտէպլ ած. Բաժանեալ, զատեալ, այլ, տարբեր:

Divídant տիվայտընտ ած. Տարբեր, այլ, զատեալ, բաժանեալ:

To Divíde տիվայտ բ, ն. Բաժանել, անջատել, զատուցանել. բաշխել. զանազանել, որոշել. հերձուլ, պառակտել:

To Divíde, բ, չ. Բաժանիլ, հերձանիլ, երկպառակիլ:

Dívidend տիվիտընտ գ. Բաժին, մասն. բաժանելի (թիւն):

Divíder տիվայտըր գ. Բաժանող, բաժան-

տրար, բաշխող. պատակտիչ, խտտփարար. տեսակ ինչ կարկինոյ:

Divídual տիվիտիուըլ կամ տիվիճիուըլ ած. Բաժանեալ, արոհեալ, հաղորդեալ:

Divinátion տիվինէյշըն գ. Գուշակութի՛ւն, ըղձութիւն, հմայք:

Divíne տիվա՛յն ած. Աստուածային. երկնային, չնաշխարհիկ, գերազանց, սքանչելի. կանխագէտ, ըղձապատում:

Divíne, գ. Քահանայ, եկեղեցական. աստուածաբան:

To Divíne, բ, ն. Գուշակել, կանխաձայնել:

To Divíne, բ, չ. Գուշակել, մարգարէանալ, հմայել. ՚ի կարծիս լինել, կասկածիլ:

Divínely տիվա՛յնլի մ. Յաստուածուստ, առ յԱստուծոյ, աստուածապէս. սքանչելապէս, գեղեցիկս:

Divíneness տիվա՛յննէս գ. Աստուածականութիւն, հաղորդութիւն աստուածեղէն բնութեան. չնաշխարհիկ գերազանցութիւն:

Divíner տիվա՛յնըր գ. Գուշակ, իղձ, քաղդեայ, կխաահմայ, վհուկ. գուշակող:

Divíneress տիվա՛յնըրէս գ. Կին գուշակ կամ ըղձապատում, վհուկ, հարցուկ:

Divínity տիվինիթի գ. Աստուածութիւն, աստուածեղէն բնութիւն կամ զօրութի՛ւն. Աստուած. դիք. երկնաւոր, հրեշտակ. աստուածաբանութիւն. դիւցազնութի՛ւն, հաղորդութիւն աստուածեղէն բնութեան. աստուածային զօրութիւն, գուշակութի՛ւն ինչ:

Divísible տիվի՛զիպըլ ած. Բաժանելի, բաժանական:

Divisibílity տիվիզիպի՛լիթի գ. Բաժանելութիւն, բաժանականութիւն:

Divísibleness տիվի՛զիպլնէս գ. Բաժանելութիւն, բաժանականութիւն:

Divísion տիվի՛ժըն գ. Բաժանումն, զատուցումն, որոշումն, անջրպետութիւն. անջրպետ, խարոց. երկպառակութիւն, հերձուած. մասն, բաժին, հատուած. տարբերութիւն, զանազանութի՛ւն. խումբ, դաս, ջոկատ, վաշտ. միջոց, ժամանակ (ըստ երաժշտաց). բաժանումն (ըստ թուաբանից):

Divísor տիվա՛յզըր գ. Բաժանող, բաժանիչ կամ բաժանարար (թիւ):

Divórce տիվո՛րս գ. Բաժանումն պսակին, լուծումն ամուսնութեան, ապահարզան. քակտումն, որոշումն, անջատումն:

To Divórce, բ, ն. Բաժանել կամ մեկնել զկին յառնէ, լուծանել զպսակ ամուսնութեան. բաժանել, հերձանել, պատառել. անջատել, մեկնել, որոշել. բառնալ, յափշտակել, հոլղել:

Divórcement տիվո՛րսմէնթ գ. Բաժանումն ՚ի կնոջէ կամ յառնէ, ապահարզան:

Divórcer տիվո՛րսըր գ. Բաժանիչ կամ լուծիչ պսակի:

Diurétic տայիուրէ՛թիք ած. Միզեցուցիչ, միզողական, որ բանայ զանցս միզելոյ:

Diúrnal տայը՛րնըլ ած. Տունջեան, տուընջենային. օրական, միօրեայ. առօրեայ, որ ըստ օրէ, հանապազորդ:

Diúrnal, գ. Օրագրութիւն, գիրք յիշատակաց:

Diúrnally տայը՛րնըլլի մ. Զօր հանապազ, զօր ամենայն, որ ըստ օրէ:

Diutúrnity տայիութը՛րնիթի գ. Յերկարութիւն ժամանակի, երկարատեւողութիւն, հանապազորդութիւն:

To Divúlge տիվը՛լճ բ, ն. Հրապարակել, հռչակ հարկանել, քարոզել, ծաւալել:

Divúlger տիվը՛լճըր գ. Հրապարակիչ, հռչակող:

Divúlsion տիվը՛լշըն գ. Կորզումն, խլումն, ՚ի բաց հանումն, հատումն:

To Dízen տա՛յզըն բ, ն. Պճնել, զարդարել (ըստ ռամկաց):

Dízzard տի՛զզըրտ գ. Թանձրամիտ, ապուշ, ախմար, անմիտ:

Dízziness տի՛զզինէս գ. Պտոյտ գլխոյ:

Dízzy տի՛զզի ած. Որ ունի պտոյտ գլխոյ. որ ածէ զպտոյտ գլխոյ. մտախախորհուրդ, ունայնամիտ, անիմաստ, անմիտ:

To Dízzy, բ, ն. Պատճառել կամ ածել զպտոյտ գլխոյ:

To Do տու բ, ն. և չ. Առնել, գործել. ներգործել, պատճառել, առթել. կատարել, լնուլ. վճարել, հատուցանել. տալ. գնել. հնարել, ջանալ, վարել, ՚ի վար արկանել. ստանալ, շահիլ, ունել: What to do with, զի՞նչ առնել, զի՞նչ հնարս հնարել: How do you? ո՞րպէս կեաս, զի՞արդ կեայք: To do գնի երբեմն փոխանակ այլոյ բայի՝ առ ՚ի խորշելոյ ՚ի կրկնութենէ, զոր օրինակ. I shall come, but if I *do* not, go away, եկից, այլ եթէ ոչ առնեմ (զգալուստ իմ) գնասջիր ՚ի բաց. փոխանակ ասելոյ՝ *if I come not*, եթէ ոչ գամ կամ եկից: Do ցուցանէ երբեմն զսաստիկ թախանձանս կամ զաճապումն, զոր օրինակ. Help me, *do*, օգնեա ինձ, արա, այսինքն՝ աղաչեմ, կամ՝ յօգնել ինձ փութա: Make haste, *do*, փութա, արա, այսինքն՝ փութա աղաչեմ, կամ՝ այլ փութա աղաչեմ, կամ՝ այլ փութա: To do նախադասի բայից իբրև թարմատար, զոր օրինակ. I *do* love, սիրեմ: Երբեմն ՚ի մէջ բերէ զստուգութիւն կամ զազդուութիւն, զոր օրինակ. I *do* hate him, but will not wrong

him, *տանելով տանեմ զնա, բայց չկամիմ զնա հաստատել:*

Dócible *տօ՛սիպըլ ած.* Դիւրըմբռնել, դիւրանուսց, ուսուցող:

Dócibleness *տօ՛սիպըլնէս գ.* Հլութիւն:

Dócile *տօ՛սիլ ած.* Դիւրըմբռնել, դիւրահաւան, հլու, քաղցր, դիւրանուսց:

Docílity *տօսի՛լիթի գ.* Ընդունակութիւն, հլութիւն, քաղցրութիւն:

Dock *տօք գ.* Բոյս ինչ:

Dock, *գ.* Ագի կամ բուն ագեաց և ձետոյ կենդանեաց:

Dock, *գ.* Կայարան կամ աւազան նաւաշինութեան:

To Dock, *բ, ն.* Ագատ առնել. կրճատել, յապաւել. դնել զնաւն 'ի հանգստարանի:

Dócket *տօ՛քէթ գ.* Ցուցակ, նշան. համառօտութիւն:

Dóctor *տօ՛քթըր գ.* Վարդապետ, վարժապետ, րաբունի, ուսուցիչ. բժիշկ. ձարտար:

To Dóctor, *բ, ն.* Բժշկել, բուժել, դարմանել:

Dóctoral *տօ՛քթօրէլ ած.* Վարդապետական, վարժապետական:

Dóctorally *տօ՛քթօրէլլի մ.* Վարդապետաբար. բժշկապէս:

Dóctorship *տօ՛քթըրշիփ գ.* Վարդապետական պատիւ կամ աստիճան, վարդապետութիւն:

Dóctrinal *տօ՛քթրինէլ ած.* Վարդապետական, ուսումնական:

Dóctrinally *տօ՛քթրինէլլի մ.* Իբրև զվարդապետութիւն կամ զուսումն, ուղղապէս:

Dóctrine *տօ՛քթրին գ.* Վարդապետութիւն, բան վարդապետութեան. ուսումն, գիտութիւն, մակացութիւն:

Dócument *տօ՛քիումէնթ գ.* Հրահանգ, կրթութիւն, խրատ, ուսումն, վարդապետութիւն. ցուցումն, ապացոյց:

Dódder *տօ՛տտըր գ.* Գայլուկ:

Dodécagon *տօտէ՛քէկօն գ.* Երկոտասանանկիւն:

Dodecatemórion *տօտէքէթիմօ՛րիըն գ.* Երկոտասաներորդ մասն:

To Dodge *տօճ բ, չ.* Խորամանկել, վարել խաբէութեամբ. խուսափել նենգաւ. խաղ առնել, խաբել: [կէչ:

Dódkin *տօ՛տքին գ.* Դանկ, լումայ, խերDódman *տօ՛տմէն գ.* Ձուկն ինչ:

Doe *տօ գ.* Այծեամն:

Doe, *գ.* Գործ, արարք, զոր ինչ ունի ոք առնել:

Dóer *տօ՛ւըր գ.* Գործող, արարող, գործելի. պաշտօնեայ, ատաջնորդ. կատարիչ, գործադիր:

Does *տըզ* Երրորդ դէմք յեզականն սահմանական ներկայի to Do բայի, տես:

To Doff *տօֆ բ, ն.* Մերկացուցանել. կողոպտել, զրկել, հանել. մերժել, ընկենուլ. յապաղել, յամեցուցանել:

Dog *տօկ գ.* Շուն. շուն (համաստեղութիւն), շնիկ ատաղ. արու, զոր օրինակ՝ dog fox, արու աղուէս: To give *կամ* to send to the dogs, *տալ կամ արկանել շանց, 'ի բաց ընկենուլ:* To go to the dogs, *կերակուր լինել շանց, եղծանիլ:*

To Dog, *բ, ն.* Հետապնդել, գաղտ լրտեսել կամ դիտել, 'ի խնդիր լինել որպէս երբև զշուն:

Dog-teeth *տօ՛կ-թիթհ գ.* Ականիդ ատամն:

Dog-trick *տօ՛կ-թրիք գ.* Խորամանկութիւն, չարութիւն, նենգ, դաւ:

Dógbane *տօ՛կպէյն գ.* Բոյս ինչ:

Dógberry-tree *տօ՛կպէրրի-թրի գ.* Զմենի:

Dógbriar *տօ՛կպրայըր գ.* Վարդ վայրի:

Dógcheap *տօ՛կչիփ ած.* Դիւրագին, աժան, կաւագին, անպիտան:

Dógdays *տօ՛կտէյզ գ.* Աւուրք շնիկ աստեղն:

Doge *տօճ գ.* Դուքս (վենետկեցւոց և գենուացւոց):

Dógfish *տօ՛կֆիշ գ.* Շանաձուկն, շնձուկն:

Dógfly *տօ՛կֆլայ գ.* Շանաճանճ:

Dógged *տօ՛կկէտ ած.* Խոժոռ, դառնագին, զայրագին, դժնեայ:

Dóggedly *տօ՛կկէտլի մ.* Տխզօք աչաց, խոժոռ հայեցիւք, խէթիւ:

Dóggedness *տօ՛կկէտնէս գ.* Խոժոռութիւն, դառնութիւն, ժանտութիւն:

Dógger *տօ՛կկըր գ.* Նաւ ինչ փոքրիկ:

Dóggerel *տօ՛կկըրէլ ած. և գ.* Անարուեստ, չնչին, անպիտան (ոտանաւոր):

Dóggish *տօ՛կկիշ ած.* Շան, շնական, անբանական:

Dóghearted *տօ՛կհարթէտ ած.* Շնաբարոյ, անգութ, ժանտ:

Dóghole *տօ՛կհօլ գ.* Խշափ կամ բոյն շան, անարգ կամ գծուծ բնակարան:

Dógkennel *տօ՛կքէննէլ գ.* Խցիկ կամ բոյն շան:

Dóglouse *տօ՛կլաուս գ.* Ոջիլ շան:

Dógma *տօ՛կմէ գ.* Վարդապետութիւն, ուսումն, աղանդ կամ կարծիք փիլիսոփայից. վարդապետութիւն կամ սահման հաւատոյ:

Dogmátic *կամ* Dogmátical *տօկմէ՛թիք, տօկմէ՛թիքէլ ած.* Վարդապետական, ուսումնական, վճռական, անշուշտ:

Dogmátically *տօկմէ՛թիքէլլի մ.* Իբրև ըստ վարդապետութեան հաւատոյ, վճռաբար, ուղղապէս:

Dogmáticalness տօկմէթիքէլնէս գ. Վարդապետականութիւն, հեղինակութիւն, հաստատութիւն:

Dógmatist տօ́կմէթիսթ գ. Ուսուցիչ, առաջնորդ, հեղինակ, աղանդապետ:

To Dógmatize տօ́կմէթայզ բ, չ. Վարդապետել, ուսուցանել:

Dogmatízer տօկմէթա́յզըր գ. Վարդապետ, ուսուցիչ, աղանդապետ:

Dógrose տօ́կռօզ գ. Վարդ վայրի:

Dógsleep տօ́կսլիփ գ. Աղուեսաքուն, քուն ընդ խաբս:

Dógsmeat տօ́կզմիթ գ. Կերակուր շան, ընկեցիկ կամ անպիտան ինչ:

Dógstar տօ́կսթար գ. Շնիկ աստղ:

Dógstooth տօ́կսթութհ գ. Բոյս ինչ ցորենակերպ:

Dógtrot տօ́կթրօթ գ. Ընթացք կամ վազք շան:

Dogwéary տօկուէ́րի ած. Վաստակեալ կամ խոնջեալ իբրև զշուն:

Dógwood տօ́կուուտ գ. Հոն, չում, զողալ· որ կոչի և Cornelian cherry.

Dóily տօ́յլի գ. Կերպաս ինչ:

Dóings տու́ինկզ գ. Գործք, արարք, արդիւնք· ընթացք, շարժուածք, գնացք· շարժումն, աղմուկ, վրդով, խռովութիւն· առն ցնծութեան, ուրախութիւն:

Doit տօյթ գ. Դանգ, լումայ, խերբէշ, ընկոն:

Dole տօլ գ. Բաժանումն, բաշխումն· մասն, բաժին· տուրք, ընծայ· հող ակօսաց կամ ակօսամէջք· ցաւ, տրտմութիւն, վիշտ, տառապանք, աղէտք:

To Dole, բ, ն. Տալ, բաշխել, բաժանել, առատաձեռնել:

Dóleful տօ́լֆուլ ած. Ցաւագին, տխրագին, տրտում, տխուր:

Dólefully տօ́լֆուլլի մ. Ցաւագինս, ողբագին, վշտագին:

Dólefulness տօ́լֆուլնէս գ. Ցաւագնութիւն, վշտագնութիւն, տխրութի, ողբամութիւն, ցաւ:

Dólesome տօ́լսըմ ած. Ցաւագին, վշտագին, տխրագին, տրտմագգեաց:

Dólesomely տօ́լսըմլի մ. Ցաւագին իմն, վշտագին, տխրագին:

Dólesomeness տօ́լսըմնէս գ. Տխրութիւն, տրտմութիւն, ցաւ, վիշտ:

Doll տօլ գ. Պաճուճապատանք, խաղալիկ տղայոց:

Dóllar տօ́լըր գ. Դոլեր (դահեկան ինչ արծաթի):

Dolorífic տօլօրի́ֆիք ած. Վշտագնիչ, ցաւագին, ցաւեցուցիչ:

Dólorous տօ́լօրըս ած. Ցաւագին, վշտագին, դառն, տխրագին, տրտմական· ցաւալի, ցաւեցուցիչ:

Dólour տօ́լըր գ. Ցաւ, կսկիծ, վիշտ, սուգ, տրտմութիւն:

Dólphin տօ́լֆին գ. Դելփին:

Dolt տօլթ գ. Տխմար, անմիտ, ապուշ, թանձրամիտ, շուարեալ:

Dóltish տօ́լթիշ ած. Բախած, տխմար, անմիտ, անհանճար, ապուշ:

Dómable տօ́մէպլ ած. Նուաճելի, ընտելական:

Domáin տօմէ́յն գ. Տէրութիւն, իշխանութիւն· ինչք, ստացուածք, կալուածք, գետին:

Dome տօմ գ. Տուն, ապարանք, յարկ, տաճար· գմբէթ, կամար:

Doméstic կամ Doméstical տօմէ́սթիք, տօմէ́սթիքէլ ած. և գ. Տան, առ տնին· ընտանի, ընտել· ներքին, առանձին· ծառայ, սպասաւոր, արբանեակ:

To Domésticate տօմէ́սթիքէյթ բ, ն. Ընտանեցուցանել, առանձնացուցանել:

To Dómify տօ́միֆայ բ, ն. Ընտելացուցանել, կրթել:

Dóminant տօ́մինէնթ ած. Տիրող, իշխեցող, բռնացեալ, գլխաւոր, թագաւորեալ:

To Dóminate տօ́մինէյթ բ, ն. Տիրել, իշխել, տիրապետել, բռնանալ:

Dominátion տօմինէ́յշըն գ. Տէրութիւն, իշխանութիւն, սեպհականութիւն, պայազատութիւն· բռնութիւն, բռնակալութի· տէրութիւնք ('ի հրեշտակական դասու):

Dóminative տօ́մինէթիվ ած. Տիրական, բռնական, զօրացեալ:

Dominátor տօմինէ́թըր գ. Տէր, տիրող, իշխեցող:

To Dominéer տօմինի́ր բ, չ. Տիրել, իշխել, բռնանալ, տիրապետել, հարստահարել, ճոխանալ, պերճանալ:

Domínical տօմի́նիքէլ ած. Տէրունական:
The dominical letter, կիրակագիր:

Domínion տօմի́նիըն գ. Տէրութիւն, իշխանութիւն· պայազատութիւն, տանուտէրութիւն· երկիր իշխանութեան, գաւառ կամ սահման տէրութեան· բռնութիւն, տիրապետութիւն, իշխողութիւն· տէրութիւնք (մի 'ի հրեշտակական դասուց):

Don տօն գ. Տէր, պարոն, ազնուական (է բառ սպանիացւոց):

To Don, բ, ն. Արկանել, ագուցանել, զգեցուցանել:

Dónary տօ́նէրի գ. Նուէր, ձօն, պարգև, ընծայ, տուրք:

Donátion տօնէ́յշըն գ. Պարգևումն, ընծայումն, պարգևատուութիւն, տուչութիւն, շնորհ:

Dónative տօ́նէթիվ գ. Պարգև, ընծայ, ձիր, առատաբաշխութիւն, ուղերձ, պատարագ:

Done դըն. Ընդունելութիւն անցեալ to Do բայի:

Done, մբ. Բաւ է, բարւոք է, եղիցի այնպէս:

Dónjon դը՛նճըն գ. Դղեակ ամրոցին, ակառն: Տես Dungeon.

Dónor դօ՛նօր գ. Տուիչ, պարգեւիչ, պարգեւատու:

Doódle դու՛դլ գ. Պղերգ, գործատեաց, դատարկասուն:

Doom դում գ. Դատաստան, վճիռ, դատակնիք. դատապարտութիւն. հրաման. վիճակ, սահման. կորուստ, կործանումն, ապականութիւն:

To Doom, բ, ն. Դատել. դատապարտել. վճռել, կնքել, դատակնքել. որոշել, սահմանել, կարգել, հրամայել:

Dóomsday դու՛մզտէյ գ. Օր վերջին դատաստանի, կատարած աշխարհի. օր վճռոյ կամ դատապարտութեան:

Dóomsday-book դու՛մզտէյ-պուք գ. Գիրք կամ արձանագրութիւնք կալուածոց Անգլիոյ:

Door դօր գ. Դուռն. տուն, բնակութիւն (ասի յընտանիս զորս). մուտք, անցք: Out of door կամ doors, ոչ եւս երեւի, բարձաւ 'ի միջոյ, էանց գնաց: At the door of any one, (յանցանք) համարելի ումեք: Next door to, մերձ, հուպ, դրացի:

Dóorcase դօ՛րքէյս գ. Տախտակամածք կամ տախտակք դրան:

Dóorkeeper դօ՛րքիփըր գ. Դռնապան, պահապան դրանն:

Dóquet դօ՛քէթ գ. Հրամանագիր:

Dórmant դօ՛րմընթ ած. Ննջեալ, 'ի քուն. առանձին, լռելեայն, թագուն. առ 'ի շեղ, առ 'ի կողմն:

Dórmitory դօ՛րմիթըրի գ. Ննջարան. քնարան, դամբարան, շիրիմ:

Dórmouse դօ՛րմաուս գ. Առնէտ:

Dorn դօրն գ. Ձուկն ինչ:

Dórnick դօ՛րնիք գ. Տեսակ ինչ կտաւոյ:

Dorr դօր գ. Տեսակ ինչ ճանճի:

To Dorr, բ, ն. Խլացուցանել, ընդարմացուցանել, ապշեցուցանել:

Dórsel կամ Dórser դօ՛րսէլ, դօ՛րսըր գ. Սակառի կամ բաղկեղէթ բարձեալ 'ի վերայ գրաստու:

Dorsíferous կամ Dorsíparous դօրսի՛ֆիրըս, դօրսի՛փէրըս ած. Թիկնաբեր կամ թիկնածին (բոյս):

Dórture դօ՛րչիուր գ. Ննջարան:

Dose դօս գ. Մասն բաղադրութեան դեղոց. դեղ ընկալեալ առ մի նուագ. զզուելի կամ նողկալի ինչ. չափ. բաժին, քանակ. վիճակ. ումն մի:

To Dose, բ, ն. Չափով մատուցանել զդեղն:

Dóssil դօ՛սիլ գ. Բարձիկ վիրաց:

Dost դըստ Երկրորդ դէմք եզական սահմանականի to Do բայի:

Dot դօթ գ. Կէտ, մանրակէտ, յօդ, նշշանախեց:

To Dot, բ, չ. Կէտագրել, դնել կէտ կամ նշան 'ի վերայ:

Dótage դօ՛թէյճ գ. Տկարամտութիւն, խելայեղութիւն, զառանցանք, աղճատանք. զակատումն, անչափութիւն սիրոյ:

Dótal դօ՛թէլ ած. Օժտական, օժտի:

Dótard դօ՛թէրտ գ. Ծեր աղճատեալ կամ խելացնոր:

Dotátion դոթէ՛շըն գ. Օժտութիւն, տուչութիւն օժտի:

To Dote դօթ բ, չ. Զառանցել, ցնորիլ, բանդագուշել. զակատիլ, յանչափս սիրել: To dote upon, խանդաղատիլ, կաթոգնիլ, զակատիլ, յարիլ 'ի սէր, տարփալ:

Dóter դօ՛թըր գ. Դանդաչեալ միտք, աղճատեալ. զակատեալ, հարեալ 'ի սէր, տարփածու:

Dótingly դօ՛թինկլի մ. Խանդակաթ, կաթոգին, տափանօք, յանչափս:

Dóttard դօ՛թթէրտ գ. Ծառ կարճահասակ համամամբ կատարացն:

Dótterel դօ՛թթըրէլ գ. Թռչուն ինչ ծո[վային:

Dóuble դը՛պլ ած. Կրկին, կրկնակ. երկակի. երկպատիկ, կրկնապատիկ. բարդ (ծաղիկ). երկու, զոյգ. երկբայելի. երկկարգեան. երկդիմի, կեղծաւոր, խորամանկ, երկլեզու:

Dóuble, գ. Կրկին, կրկնապատիկ. դարեջուր զօրեղ. խոյս, փոխուստ. նենգութիւն, խորամանկութիւն:

To Dóuble, բ, ն. Կրկնել, կրկնապատկել. յաւելուլ, աճեցուցանել, բազմացուցանել, յաճախել. անցանել (ընդ հրուանդանն):

To Dóuble, բ. չ. Կրկնապատկիլ. աճիլ, բազմանալ, աւուելուլ. խաղալ կամ դառնալ յետս. փոխուստ որսնել, խուսափել նենգաւ, խորամանկել:

Dóuble-plea դը՛պլ-փլի գ. Կրկին փաստ:

Dóuble-biting դը՛պլ-պայթինկ ած. Երկսայրի, երկբերանեան, որ կրկին հարկանէ:

Dóuble-buttoned դը՛պլ-պըթթընտ ած. Որ ունի երկկարգեան կոճակս:

Dóuble-dealer դը՛պլ-տիլըր գ. Երկդիմի, երկլեզու, խորամանգ, խաբեբայ:

Dóuble-dealing դը՛պլ-տիլինկ գ. Խորամանկութիւն, նենգութիւն, կեղծաւորութիւն, երկդիմութիւն:

To Dóuble-die դը՛պլ-տայ բ, ն. Կրկիններ[կել:

Dóuble-headed տը́պըլ-հէտէտ ած. Կրկնագլուխ (ծաղիկ)։

To Dóuble-lock տը́պըլ-լօք բ, ն. Կրկին փականօք փակել։

Dóuble-minded տը́պըլ-մայնտէտ ած. Երկմիտ, տարտամ, վարանամիտ։

Dóuble-shining տը́պըլ-շայնինկ ած. Կրկնափայլ, կրկին պայծառ։

Dóuble-tongued տը́պըլ-թընկտ ած. Երկլեզու, երկդիմի, պատիր, երկբան։

Dóubleness տը́պըլնէս գ. Երկդիմութիւն, կեղծաւորութիւն։

Dóubler տը́պլըր գ. Որ կրկնէ կամ կրկնապատկէ։

Dóublet տը́պլէտ գ. Կրկնոց, բաճկոն. կրկին թիւ, զոյգք։ [նիացւոց։

Doublón տըպլո́ն գ. Դրամ ինչ սպա-

Dóubly տը́պլի մ. Կրկին, կրկնապատիկ։

Doubt տա́ուտ գ. Տարակոյս, երկբայութիւն, կասկած, վարանք. ահ, երկիւղ։ Without doubt, աներկբայ, անշուշտ, անտարակոյս, հաւաստեաւ։

To Doubt, բ, ն. Երկբայիլ, յերկբայս լինել. խիթալ, զանգիտել, կասկածել։

To Doubt, բ, չ. Տարակուսիլ, երկբայիլ, երկուանալ, երկմտիլ, կեղակարծիլ, խիթալ. զանգիտել, կասկածել, յերկբայս լինել, 'ի տարակուսանս անկանիլ, լինել 'ի վարանս։

Dóubter տա́ուտըր գ. Որ երկբայի, երկբայ, երկմիտ, վարանամիտ։

Dóubtful տա́ուտֆուլ ած. Երկբայ, երկմիտ, տարակուսեալ. երկբայական, կեղակարծ, անստոյգ. վտանգաւոր, դժուարին։

Dóubtfully տա́ուտֆուլլի մ. Լի տարակուսանօք, յերկբայս, երկուանօք. երկդիմի, ընդ կարծեօք։

Dóubtfulness տա́ուտֆուլնէս գ. Երկբայութիւն, կեղակարծութիւն, անստուգութիւն. երկդիմութիւն, դժուարութիւն։

Dóubtingly տա́ուտինկլի մ. Յերկբայս, երկուանօք, տարակուսանօք։

Dóubtless տա́ուտլէս ած. Աներկիւղ, վստահ, համարձակ, աներկեան։

Dóubtless, մ. Աներկբայ, անշուշտ, հաւաստեաւ, ապաքէն։

Doucét տուսե́տ գ. Կարկանդակ ինչ կամ քաքար։

Dóucker տա́ուքըր գ. Տեսակ ինչ հողամաղ թռչնոյ։

Dove տըվ գ. Վայրի աղաւնի. աղաւնի։

Dóvecot տը́վքօտ գ. Աղաւնոց։

Dóvehouse տը́վհաուս գ. Աղաւնոց։

Dóve-tail տը́վթէյլ գ. Եղանակ ագուցանելոյ զերկուս մարմինս որպէս բևեռս ընդգխմագլուխս։

Dough տօ գ. Զանգուած, հայս։ My cake is dough, հայսն ոչ խմորի, անյաջող են ելք իրացս։

Doughbáked տօպէյքտ ած. Կիսեփեայ, կակուղ, անկատար, անկիրթ։

Dóughty տա́ուտի ած. Քաջ. արի, հոյակապ, վսեմական։

Dóughy տօ́յի ած. Կակուղ, փափուկ, քնքուշ, գողար, թոյլ, անեփ։

To Douse տա́ուս բ, ն. Ընկղմել 'ի ջուր յանկարծակի։

To Douse, բ, չ. Ընկղմիլ կամ անկանիլ 'ի ջուր յանկարծակի։

Dówager տա́ուէճըր գ. Այրի կին հասոյթընկալ. այրի ախկին։ [չելի։

Dówdy տա́ուտի գ. Կին գծուծ և գար-

Dówer կամ Dówery տա́ուըր, տա́ուըրի գ. Օժիտ, վարձանք. հասոյթ այրի կնոջ. պարգև։

Dówered տա́ուըրտ ած. Օժտեալ, որ ունի վարձանս։

Dówerless տա́ուըրլէս ած. Անօժիտ, առանց վարձանաց, աղքատ։

Dówlas տա́ուլէս գ. Աղգ ինչ խոշոր կտաւոյ։

Down տա́ուն գ. Փափկիկ փետուր. աղուամաղ. մանրաթելք բուսոց. փափկութիւն, կակղութիւն։

Down, գ. Դաշտավայր, ընդարձակավայր, հովիտ։

Down, նխ. Ընդ զառ 'ի վայր (լերին). ընդ բերան կամ ընդ հոսանս (գետոյ)։

Down, մ. Ի վայր, 'ի խոնարհ. ընդ երկիր, 'ի վերայ գետնոյ. ընդ երկրաւ. խոնարհեալ, նուաստացեալ, անկեալ 'ի շնորհաց, կորակոր. մինչև 'ի վայր, ցյատակս։ Up and down, 'ի վեր և 'ի վայր, աստ և անդ, ընդ ամենայն տեղիս։ Upside down, վեր 'ի վայր։

Down, ձգ. Արկէք 'ի վայր, ընկեցէք, կործանեցէք։

To Down, բ, ն. Արկանել 'ի վայր, ըզգետնել, պարտել, նուաճել, նկուն առնել։

Dówncast տա́ունքէսթ ած. Խոնարհեալ յերկիր, արկեալ 'ի խոնարհ. ախնկորեալ, նկուն, կորակոր։

Dównfal տա́ունֆօլ գ. Անկումն, կործանումն, հոսումն։

Dównfallen տա́ունֆօլըն ած. Անկեալ, կործանեալ, զգետնեալ։

Dówngyred տա́ունճայըրտ ած. Իջեալ յերկիր բոլորաձև։

Dównhill տա́ունհիլ գ. Զառ 'ի վայր լերին, զառ 'ի վայր, էջք։

Dównhill, ած. Զառ 'ի վայր, զառ 'ի թափ, խոնարհեալ։

Dównlooked տա՛ունլուքդ ած. Տխուր, տխրադէմ, անհնորհեալ, կորակոր:

Downly'ing տաունլա՛յինկ ած. Մերձ յերկունս ծննդեան:

Dównright տա՛ունրայթ մ. Ուղղակի 'ի վայր, ուղղահայեաց ընդ երկիր. պարզ, յայտնապէս, համարձակ, ուղիղ. լիով, ողջոյն:

Dównright, ած. Ուղիղ, պարզ, յայտնի, անպատրուակ, անկեղծ, համարձակ:

Dównsitting տա՛ունսիթթինկ գ. Ննջումն, քուն, հանգիստ քնոյ:

Dównward կամ Dównwards տա՛ունուըրտ, տա՛ունուըրտզ մ. Ի վայր, 'ի խոնարհ, ստորև, 'ի ստոր. մի ըստ միոջէ:

Dównward, ած. Վայրաբեր. զառ 'ի վայր, խոնարհեալ. տխրադէմ, նկուն, ակընկորեալ:

Dówny տա՛ունի ած. Լի աղուամազիւք, բրդոտ. փետրազարդ, փետրալից. փափուկ, քնքուշ, գոլար:

Dowre կամ Dówry տա՛ուր, տա՛ուրի գ. Օժիտ, վարձանք. պռոյգ:

Doxólogy տօքսո՛լօճի գ. Փառաբանութիւն:

Dóxy տո՛քսի գ. Բոզ, պոռնիկ:

To Doze տօզ բ, ն. Թմբրեցուցանել, ընդարմացուցանել, ապշեցուցանել:

To Doze, բ, չ. Նիրհել, ըմբռնիլ կամ ծանրանալ 'ի քնոյ. թմբրիլ:

Dózen տը՛զզըն գ. Երկոտասան թիւ, երկոտասան:

Dóziness տօ՛զինէս գ. Թմբրութիւն, ծանրութիւն քնոյ:

Dózy տօ՛զի ած. Ծանրացեալ 'ի քնոյ, քնէած:

Drab տրէպ գ. Բոզ, պոռնիկ:

Drachm տրէմ գ. Դահեկան, դրամ. դրաքմէ, դրամակշիռ (ութերորդ մասն ունկոյ):

Dracúnculus տրէքը՛նքիուլըս գ. Որդն ինչ:

Draff տրէֆ գ. Մնացուածք, աւելորդք, գիրտ, խոտան կամ ընկեցիկ:

Dráffy տրէ՛ֆֆի ած. Գարշելի, աղտեղի, անպիտան, ընկեցիկ:

Draft տրէֆթ ած. Որ կարգեալ է առ 'ի քարշել կամ ձգել, լծաձիգ, լծնբարձ:

Drag տրէկ գ. Գործի ինչ ձկնորսաց. ճանկ. սայլակ ինչ:

To Drag, բ, ն. Քարշել, ձգել. բառնալ, կրել, տանիլ. ընդ քարշ ածել, բանի ձգել. ձգել զինի:

To Drag, բ, չ. Քերել զերկրաւ:

To Drággle տրէ՛կկըլ բ, ն. Ընդ քարշ ածել, աղտեղել:

To Drággle, բ, չ. Աղտեղանալ ընդ քարշ ածելով:

Drágnet տրէ՛կնէթ գ. Գործի կամ ցանց ձկնորսաց:

Drágon տրէ՛կըն գ. Վիշապ. այր գազանաբարոյ. վիշապ (համաստեղութիւն):

Drágon, գ. Նուիճ:

Drágonet տրէ՛կընէթ գ. Վիշապ փոքրիկ:

Drágonfly տրէ՛կընֆլայ գ. Վիշապաճանճ (ճանճ՝ որ ունի խայթ դժնդակ):

Drágonish տրէ՛կընիշ ած. Վիշապային, վիշապական, վիշապաձև:

Dragonlike տրէ՛կընլայք ած. Վիշապանման, սաստիկ, կատաղի, անհնարին:

Drágonsblood տրէ՛կընզպլըտ գ. Արիւն վիշապի (խէժ ինչ):

Drágonshead տրէ՛կընզհէտ գ. Գլուխ վիշապի (խոտ ինչ):

Drágontree տրէ՛կընթրի գ. Վիշապածառ (տեսակ ինչ արմաւենւոյ):

Dragóon տրէկո՛ւն գ. Գունդ զինուորաց՝ որք մարտնչին հեծեալ և հետևակ:

To Dragóon, բ, ն. Հալածել կամ մատնել յաւար զինուորաց:

Drain տրէյն գ. Ջրանցք, ական լուալեաց, լուալիք:

To Drain, բ, ն. Հանել, ձգել, ծծել. դատարկել, սպառել. ցամաքեցուցանել:

Drake տրէյք գ. Արու բադ. Թնդանօթ ինչ:

Dram տրէմ գ. Դրամ, դրամակշիռ, դրաքմէ (ութերորդ մասն ունկոյ). գոյն ինչ, խուն մի. ումպ մի. ըմպելի թորեալ ցքահանու:

To Dram, բ, չ. Ըմպել ըմպելի հանեալ ցքահանու:

Dráma տրէ՛մը գ. Գործողական կամ թատրոնական բանաստեղծութիւն:

Dramátic կամ Dramátical տրէմէ՛թիք, տրէմէ՛թիքէլ ած. Գործողական կամ թատրոնական:

Dramátically տրէմէ՛թիքէլլի մ. Զօրէն գործողութեան կամ թատրոնական հանդիսի:

Drámatist տրէ՛մէթիսթ գ. Որ յօրինէ թատերական բանաստեղծութիւնս:

Drank տրէնք. Կատարեալ ժամանակ to Drink բայի: [կամ յօրինել:

To Drape տրէյփ բ, չ. Զուխայս գործել

Dráper տրէ՛յփըր գ. Զուխայագործ, չուխայավաճառ:

Drápery տրէ՛յփըրի գ. Ասուագործութիւն, չուխայագործութիւն. ասուեք, չուխայք. զգեստք նկարուց կամ արձանաց: [գոն:

Drápet տրէ՛փիթ գ. Ծածկոց, սփռոց, սին-

Drástic տրէ՛սթիք ած. Ազդու, զօրաւոր, գործունեայ (դեղ):

Drave տրէյվ. Կատարեալ ժամանակ to Drive բայի:

Draugh դրէֆ գ. Խանգարուած Draff բառի, զոր տես 'ի տեղւոջ իւրում:

Draught դրէֆթ գ. Արբումն, ումպ. ումպ մի. ըմպելի. քարշումն, ձգումն. նետաձգութիւն. նկարումն, պատկերահանութիւն, գծագրութիւն, նախագիծ, ուրուական. նկար, գաղափար, օրինակ. ցանցորդութիւն, ուռկանաձգութիւն, բազմութիւն ձկանց յուռկանի. վանումն, յարձակումն 'ի վերայ Թշնամւոյն. անջատումն կամ բաժանումն զօրաց. արտաքնոց, լուալիք. խորութիւն ջրոց ըստ չափու ընկղմելոյ նաւուն 'ի նմա:

Dráughts դրէֆթս. Խաղ ինչ սատրընջի:

Dráughthouse դրէֆթհաուս գ. Աղբիւս, աղբանոց:

Draw դրօ́ գ. Ձգումն, քարշումն, վիճակահանութիւն:

To Draw, բ, ն. Քարշել, ձգել. լարել. խլել, կորզել. ծծել. ձգել առ ինքն. շնչել. մերկացուցանել 'ի պատենից. ձգել արտաքս, մղել, վարել. բանալ (զվարագոյր). ձգել, արկանել կամ իջուցանել (զվարագոյր). Թորեցուցանել. ձգել յանձն, արկանել յիւր վերայ. բղխել, արտագրել. խաղացուցանել, տանել. ձգտել, երկայնել. նկարել. պատկերացուցանել. ստորագրել. մակաբերել, իմաստասիրել. հրապուրել, յանգուցանել. համոզել, ածել 'ի հաւանութիւն. ստանալ, ունել. Թիւրել, ծեքել, կամակորել. յօրինել, գրել. հանել կամ դատարկել զփորոտիս: To draw in, Թիւրել. յետս ձգել, նահանջել. հրապուրել, ձգել: To draw off, հանել, Թորեցուցանել, աշխատ առնել (զգինս). վարել, վտարել, հեռացուցանել: To draw on, ածել 'ի վեր, ձգել. հրաւիրել, յորդորել, գրգռել: To draw over, շօգիացուցանել. շարժել, գրգռել, զարԹուցանել, յարուցանել: To draw out, յապաղել, յերկարաձգել. երկայնել. հանել արտաքս, յառաջ բերել. պատրաստել, կարգել, ճակատեցուցանել: To draw up, կարգել, ճակատեցուցանել. գրել, ձեւացուցանել զբանն:

To Draw, բ, չ. Ձգել զլուծ, բառնալ զծանրութիւն. ծանրանալ, կշռել. ամփոփիլ, կարճիլ, անձկանալ. խաղալ, գնալ, շարժիլ, մատչիլ. հաւաքիլ, ժողովիլ. ձգել զսուր. հանել զվիճակ: To draw off, ձգիլ յետս, նահանջիլ, հեռանալ, յետս դառնալ: To draw on, յառաջել, մատչիլ, մերձենալ, հասանել 'ի վերայ: To draw up, կարգիլ, ճակատիլ:

Dráwback դրօ́պէք գ. Ջնջումն հաշուին, դրամք նուազեցուցեալ 'ի հաշուէ անտի:

Dráwbridge դրօ́պրիճ գ. Շարժական կամ երկբացիկ կամուրջ:

Dráwer դրօ́ըր գ. Որ հանէ (զջուր), ջրկիր. գինեհան. քարշող, ձգող, ձգողական. տապանակ կամ գզրոց յարկեղ: Drawers, վարտիք, անդրավարտիք:

Dráwing դրօ́յին գ. Գծագրութիւն, նըկարագրութիւն, պատկերահանութիւն:

Dráwingroom դրօ́յինկրում գ. Սրահ, դահլիճ. ակումբ, ժողով:

Drawn դրօն ած. Կարգեալ, ճակատեալ, քարշեալ, լարեալ, ձգեալ. հաւասար (խաղ կամ մարտ). հանեալ կամ մերկացուցեալ (սուր). բացեալ (վարագոյր). որոյ փորոտիք հանեալ են. ձգեալ կամ ածեալ:

To Drawl դրօլ բ, չ. Ընդ քարշ ածել, ձգել:

Dráwwell դրօ́ուէլ գ. Ջրհոր, գուբ:

Dray կամ Dráycart դրէյ, դրէյքարթ գ. Սայլ, բալխիր, դահուկ:

Dráyhorse դրէյհօրս գ. Սայլաձիգ ձի:

Dráyman դրէյմէն գ. Սայլորդ, կառավար:

Drázel դրէզըլ գ. Խեռ, ստահակ, անզգամ:

Dread դրէտ գ. Ահ, երկիւղ, ահարկութիւն, դողումն, արհաւիրք, սոսկումն:

Dread, ած. Ահարկու, ահեղ:

To Dread, բ, ն. և չ. Երկնչիլ, դողալ:

Dréader դրէտըր գ. Երկնչող, որ երկնչի կամ դողայ:

Dréadful դրէտֆուլ ած. Ահագին, սոսկալի, ահեղ, ահաւոր:

Dréadfully դրէտֆուլլի մ. Սոսկապէս, ահագինս, անհնարինս:

Dréadfulness դրէտֆուլնէս գ. Ահարկութիւն, ահեղութիւն, ահաւորութիւն:

Dréadless դրէտլէս ած. Աներկիւղ, անվեհեր:

Dream դրիմ գ. Երազ, անուրջք. խօլական ցնորք, անմիտ խորհուրդք:

To Dream, բ, ն. Տեսանել յերազի, յերազել:

To Dream, բ, չ. Երազել, երազ տեսանել. զմտաւ ածել, երեւակայել. յածիլ 'ի մտախս կամ յընդունայն խորհուրդս, խաղալ, ժամավաճառ լինել. յերազանալ:

Dréamer դրիմըր գ. Երազող, երազատես. երազապաշտ, մտախախորհուրդ. ժամավաճառ:

Dréamless դրիմլէս ած. Աներազ, առանց անրջոց, ազատ յերազոց:

Drear դրիր ած. Ահեղ, ահագին, սոսկալի. ցաւագին, տխրագին, անհնարին:

Dréarihead դրիրիհէտ գ. Ահ, ահարկութիւն, ահեղութիւն:

Dréariment դրիրիմէնթ գ. Ցաւ, տըր-

մութիւն, տխրութիւն. ահ, երկիւղ, տակուծն, ահափետք :

Dréary տրի́րի ած. Տխուր, տրտում, ցաւագին, տխրագին. ահեղ, սոսկալի :

Dredge տրէճ գ. Տեսակ ինչ ուռկանի կամ ցանցի :

To Dredge, բ, ն. Ուռկանել կամ ժողովել : [նաւ :

Drédger տրէ́ճըր գ. Որ ժողովէ ուռկա-

Drégginess տրէ́կկինէս գ. Գարշութիւն, աղտեղութիւն, պղտորութիւն :

Dréggish տրէ́կկիշ ած. Մրրալից, պղտոր :

Dréggy տրէ́կկի ած. Մրրալից, լի մրրով, մրրախառն :

Dregs տրէկզ գ. Դիրտ, մրուր. տիղմ, կղկղանք, աղբիւս, գարշութիւն, աղտեղութիւն. սինլքոր, խառնաղանճ :

To Drein տրէյն բ, չ. Թափել, դատարկել :

Drench տրէնչ գ. Արբուծն, ումպ. դեղ անասնոց. դառն ըմպելի. ջրանցք :

To Drench, բ, ն. Թրջել, թանալ. լուանալ, ողողել, ընկղմել. արբուցանել, ոռոգանել :

Dréncher տրէ́նչըր գ. Որ թրջէ կամ ողողէ. որ բանի արբուցանէ զդեղ :

Dress տրէս գ. Զգեստ, ձորձ. պաճուճանք, զարդք զգեստուց, սպասք. զարդարանք, արուեստ զարդուց կամ պաճուճանաց :

To Dress, բ, ն. Զգեցուցանել. պճնել, զարդարել, պաճուճել. գարմանել, խնամ ունել, յարդարել. մշակել. պատրաստել, հանդերձել. կրթել, մարզել, ուղղել. խաղախորդել. պատել զվէրս :

Drésser տրէ́սսըր գ. Զգեցուցանող, պճնող. հանդերձիչ, յօրինիչ. մշակ, այգեգործ. սեղանատախտակ՝ յորոյ վերայ պատրաստեն զկերակուրս :

Dréssing տրէ́սսինկ գ. Պատանք, սպեղանիք կամ գարման վիրաց :

Dréssingroom տրէ́սսինկրում գ. Սենեակ զգենլոյ :

Drest տրէստ. Անցեալ ընդունելութիւն to Dress բայի :

To Drib տրիպ բ, ն. Հատանել, յապաւել, նուազեցուցանել :

To Dríbble տրի́պպըլ բ, չ. Կաթել, շիթ առ շիթ հոսել. հանդարտիկ իջանել. ծորել իբրև զորձունս :

To Dríbble, բ, ն. Կաթեցուցանել, ծորեցուցանել, շիթ առ շիթ հոսել :

Dríblet տրի́պլէտ գ. Սակաւ ինչ գումար. գումար ինչ պարտուց :

Dríer տրա́յըր գ. Զորացուցիչ, ցամաքեցուցիչ :

Drift տրիֆթ գ. Երթումն, ձգումն, մղղումն. թափ, յարձակումն, բռնութիւն, ուժգնութիւն, սաստկութիւն. հոսանք կարկտի կամ անձրևի. գնտակ ձեան. պատառ սառին. միտք, դիտաւորութիւն, կամք, յօժարութիւն, նպատակ. հոսանք կամ ընթացք (ջուրց) :

To Drift, բ, ն. Մղել, վարել. կծկել, ամփոփել, հաւաքել :

Drill տրիլ գ. Գչիր. տեսակ ինչ կապկի. տաու, տաուակ :

To Drill, բ, ն. Ծակել գչրով. ծակել. ժամավաճառ առնել, յամեցուցանել, խաղ առնել. մղել, վարել, խթել. կրթել, մարզել զզինուորս :

Drink տրինք գ. Ըմպելի. ջուր, հիւթ. արբումն :

To Drink, բ, ն. Ըմպել. կլանել, ծծել. ընդունել, առնուլ, լսել, տեսանել. արբեցուցանել. արբուցանել: To Drink off, ըմպել: To drink up, ողջոյն ըմպել: To drink in, ըմպել կամ ծծել, ձգել:

To Drink, բ, չ. Ըմպել. խրախանալ ՚ի գիներբուս. ըմպել յոյժ, արբենալ: To drink to, ըմպել վասն կենաց, յառողջութեն կամ ՚ի կենդանութիւն ուրուք :

Drínkable տրի́նքէպըլ ած. Ըմպելի :

Drínker տրի́նքըր գ. Արբշիռ, արբեցող :

Drínkmoney տրի́նքմընի գ. Զեռաձիր կմ պարգև ծառայից ՚ի պէտս ըմպելոյ :

Drip տրիփ գ. Կաթիլ, շիթ :

To Drip, բ, ն. Կաթեցուցանել, ծորեցուցանել. մղել զպարարտութիւնն :

To Drip, բ, չ. Կաթել, ծորել, անկանիլ շիթ առ շիթ :

Drípping տրի́փփինկ գ. Կաթուած ճենճերոյ, պարարտութիւն հաւաքեալ ՚ի խորովեալ մսոյ :

Drípingpan տրի́փփինկփէն գ. Պնակ կաթուածոյ, պնակ խորակի ՚ի հաւաքել ըզծորեալ պարարտութիւն :

To Drive տրայվ բ, ն. Վարել, մխել, վարել. մղել, վանել, արտաքսել. ձգել, ընկենուլ, արկանել. զհետ պնդիլ որսոյ. ճեպել, փութացուցանել, աճապարել. վարել, առաջնորդել, կառավարել, ուղղել. վարել ՚ի բաց, հալածել. բռնադատել, բռնիպել. յապաղել, յերկարաձգել, ժամավաճառ լինել. ՚ի նեղ արկանել. վարել, ՚ի կիր արկանել, ունել, առնել, յառաջ տանել. ցնցել, թօթափել, մաքրել: To drive out, հանել արտաքս, վարել ՚ի բաց, արտաքսել, մերժել:

To Drive, բ, չ. Վարիլ, ձգիլ. ուղղիլ, դիմել. գնալ կամ անցանել ՚ի կառս :

Drível տրի́վվըլ գ. Լորձունք, փրփուր բերանոյ. անմիտ, յիմար, ապուշ :

To Drível, բ, չ. Ծորեցուցանել զլորձունս, փրփրել զբերանն. անմտանալ, յիմարել:

Dríveller տրի՛վլըլըր գ. Ալուաշ, մոլի, յիմար, խելագար:

Dríven տրի՛վըն Անցեալ ընդունելութի to Drive բայի:

Dríver տրա՛յվըր գ. Մղող, վարող. հովիւ, արածող, խաշնարած. կառավար, որ վարէ զկառս:

To Drízzle տրի՛զըլ բ. ն. Ցօղել, տեղալ:

To Drízzle, բ, չ. Ցօղել, ցօղագին անձրեւել:

Drízzly տրի՛զըլի ած. Ցօղագին, անձրեւային:

Droil տրօյլ գ. Վատ, հեղգ, անպիտան:

To Droil, բ, չ. Հեղգալ, պղերգանալ, հեղգութեամբ կամ ակամայ գործել:

Droll տրօլ գ. Խեղկատակ, միմոս, ծաղրածու. ծաղրաշարժ կատակերգութիւն, խեղկատակութիւն:

To Droll, բ, չ. Խեղկատակել, կատակաբանել, ծաղրածու լինել:

Dróllery տրօ՛լըրի գ. Խեղկատակութի, ծաղրածութիւն, կատակ միմոսաց:

Drómedary տրօ՛մէտէրի գ. Տաճիկ ուղտ:

Drone տրօն գ. Իշամեղու, բոռ. դատարկապորտ, գործատեաց, յօտարին վաստակոց կերակրեալ. ղօղանջիւն:

To Drone, բ, չ. Դատարկութբ կեալ. ղօղանջել:

Drónish տրօ՛նիշ ած. Դատարկապորտ, գործատեաց, պարապորդ:

To Droop տրուփ բ, չ. Նուաղիլ, կթոտիլ, թալկանալ, հաշիլ, ծիւրիլ. լքանիլ, լուծանիլ. թառամիլ, խամրիլ. խոնարհիլ, ծանրանալ:

Drop տրօփ գ. Կաթիլ, կաթ, շիթ, կայլակ. գինդ կամ գորշապահանգ ադամանդեայ:

To Drop, բ, ն. Ծորեցուցանել, կաթեցուցանել, ցօղել, սրսկել, հեղուլ. թողուլ անկանիլ, արկանել. թոյլ տալ, թողացուցանել. սպրդեցուցանել, մուծանել. թողուլ, լքանել, արձակել. բանալ, սպառել, ջնջել. բազմանիշ կամ խայտաճամուկ գործել, ճամկուոր գործել:

To Drop, բ, չ. Ծորել, կաթել, ցօղել. մեռանիլ, կորնչիլ, սպառիլ. սպրդիլ, սողոսկիլ:

Dróplet տրօ՛փլէթ գ. Կաթիլ փոքրիկ, շիթ:

Drópping տրօ՛փփին գ. Կաթուած, կաթիլ, շիթ:

Drop serene, գ. Ախտ ինչ աչաց:

Drópsical տրօ՛փսիքըլ գ. Ջրգողեալ, ջրգող:

Drópsied տրօ՛փսիտ ած. Ջրգողեալ:

Drópsy տրօ՛փսի գ. Ջրգողութիւն:

Drópwort տրօ՛փուըրթ գ. Բոյս ինչ (Filipendula).

Dross տրօս գ. Կղկղանք հրահալելեաց. փրփուր, աղտեղութիւն. աղբիւք, աւելածք, մնացուածք, սինլքորք, գիրտ:

Drössiness տրօ՛սսինէս գ. Կղկղանք, ժանգ, գիրտ, մրուր:

Dróssy տրօ՛սսի ած. Լի կղկղանօք. աղտեղի, անմաքուր, մրրալից, գարշելի:

Drótchel տրօ՛չէլ գ. Դատարկասուն, գործատեաց, հեղգ:

Drove տրօվ գ. Հօտ, անդեայ, խաշն, հօրան. խումբ, գունդ. ամբոխ, խուռն բազմութիւն:

Dróven տրօ՛վն. Անցեալ ընդունելութիւն to Drive բայի:

Dróver տրօ՛վըր գ. Անդէորդ, խաշնադարման:

Drought տրաութ գ. Չորութիւն, ցամաքութիւն. ծարաւ:

Dróughtiness տրա՛ութինէս գ. Չորութի, ցամաքութիւն:

Dróughty տրա՛ութի ած. Չոր, ցամաք, անջրդի. ծարաւի:

To Drown տրաուն բ, ն. Հեղձուցանել, ջրահեղձոյց առնել. ընկղմել, կործանել. ողողել, հեղեղել, յորդել, զեղուլ. յաղթել, անցուցանել, գերազանցել, նսեմացուցանել:

To Drown, բ, չ. Հեղձնուլ, ջրասոյզ լինել:

To Drowse տրաուզ բ, ն. Նիրհեցուցանել, թմրեցուցանել:

To Drowse, բ, չ. Նիրհել, ծանրանալ 'ի քնոյ, թմրիլ:

Drówsihed կամ Drówsyhead տրա՛ուզիհէտ գ. Քուն, թմբրութիւն:

Drówsily տրա՛ուզիլի մ. Ի քուն, նիրհելով, թմբրութեամբ. հեղգութեամբ, յանհոգս, տաղտկութեամբ:

Drówsiness տրա՛ուզինէս գ. Նիրհ, քուն, թմբրութիւն, ծանրութիւն քնոյ. հեղգութիւն, անհոգութիւն:

Drówsy տրա՛ուզի ած. Նիրհեալ, թմբրեալ, ընդարմացեալ, ծանրացեալ 'ի քնոյ. քնաբեր, թմբրեցուցիչ. քնեած, տաղտուկ, ըթամիտ:

Drub տրըպ գ. Կոփ, հարուած, կռուփ:

To Drub, բ, ն. Հարկանել, կոծել, կռփահարել:

Drudge տրըճ գ. Անարգ ծառայ, բատրուկ, գերի, բեռնակիր, վարձկան:

To Drudge, բ, չ. Տաժանիլ, աշխատ լինել, վաստակիլ, ծառայել, վարձկան լինել:

Drúdger տրը՛ճըր գ Ծառայ, բեռնակիր. աման փոշւոյ զոր ցանեն 'ի վերայ խորակի.

Drúdgery գ. Տաժանումն, աշխատութիւն, վարձկանութիւն, նուաստ ծառայութիւն:

Drúdgingbox գ. Տուփ նուշհոյ զոր ցանեն 'ի վերայ խորտկի:

Drúdgingly մ. Բազում տաժանմամբ, քրտնաջան, վաստակաբեկ, բազմաշխատ, իբրև զվարձկան:

Drug գ. Դեղորայք, դեղ. դեղ մահու, թոյն. չնչին կամ անպիտան. քրտնաջան վաստակ, տաժանումն:

To Drug, բ., ն. Բաղադրել, խառնել կամ յօրինել զդեղորայս. խառնել դառն ինչ կամ նախատական:

Drúgget գ. Ասուի ինչ:

Drúggist գ. Դեղավաճառ:

Drúgster գ. Դեղավաճառ:

Drúid գ. Քուրմ և իմաստասէր առ նախնի բրիտանացիս:

Drum գ. Թմբուկ. թմբուկ ականջաց կամ ունկան:

To Drum, բ., չ. Հարկանել թմբկի. հարկանել, հնչել:

To Drúmble բ., չ. Հեղգանալ, դանդաղել, գործատեաց լինել:

Drúmfish գ. Թմբկաձուկն:

Drummájor գ. Պետ կամ գլուխ թմբկահարաց: [թմբկաշէն:

Drúmmaker գ. Թմբկագործ,

Drúmmer գ. Թմբկահար:

Drúmstick գ. Տափան թմբկի:

Drunk ած. Արբեալ. ոռոգեալ, թացեալ:

Drúnkard գ. Արբշիռ, գինեձան, գինեմոլ:

Drúnken ած. Արբեալ. արբշիռ, գինեձան. թացեալ, ոռոգեալ, թաթաւեալ. եղեալ կամ արարեալ յարբեցութեան անդ:

Drúnkenly մ. Իբրև զարբեալ, զօրէն արբեցելոյ:

Drúnkenness գ. Արբեցութիւն, արբեցողութիւն, արբշռութիւն, գինեհարութիւն:

Dry ած. Չոր, ցամաք, անթաց. անջուր, անջրդի. նիհար, վտիտ, աղազուն. անարտօսր, առանց արտասուաց. ծարաւի, պապակեալ. անհարթ, անպաճոյճ, պարզ. ակամայ, թոյլ, ակար. խիստ, սաստիկ, դըժընդակ:

To Dry, բ., ն. Չորացուցանել, ցամաքեցուցանել. սրբել. պապակեցուցանել. ապաղեցուցանել. սպառել, վատնել:

To Dry, բ., չ. Չորանալ, ցամաքիլ:

Dry'er գ. Չորացուցիչ, ցամաքեցուցիչ:

Dry'eyed ած. Անթաց աչօք, անարտօսր, առանց արտասուաց:

Dry'ly մ. Չոր, անթաց, առանց խոնաւութեան. ակամայ, անյօժար, անեռանդն. անզարդ, անպաճոյճ, անհարթ, պարզ:

Dry'ness գ. Չորութիւն, ցամաքութիւն. վտտութիւն, նիհարութիւն. անհարթութիւն, պարզութիւն, անարուեստութիւն. ակամայութիւն, անյօժարութիւն:

Dry'nurse գ. Սնուցիչ առանց ստնտու լինելոյ. սնուցիչ դայեակ, դաստիարակ:

To Dry'nurse, բ., ն. Սնուցանել առանց ստնտու լինելոյ:

Dry'shod ած. Անթաց ոտիւք, անթաց:

Dúal ած. Երկուորական (թիւ):

Dub գ. Հարուած, բախիւն:

To Dub, բ., ն. Ասպետացուցանել. ազնուական առնել, պատուագիր լինել, ընծայել պատիւ իշխանութեան:

Dubiósity գ. Երկբայութիւն, անստուգութիւն:

Dúbious ած. Երկբայ, տարակուսեալ, երկմիտ. երկբայական, անստոյգ, կեղակարծ. նսեմ, աղօտ. վտանգաւոր, դըժուարին:

Dúbiously մ. Երկբայութբ, յերկբայս, երկդիմի:

Dúbiousness գ. Կեղակարծութիւն, երկբայութիւն, անստուգութիւն, երկուանք:

Dúbitable ած. Երկբայական, կեղակարծ, անստոյգ:

Dubitátion գ. Երկբայութիւն, երկբայք, տարակոյս:

Dúcal ած. Դքսական, դքսի:

Dúcat գ. Դահեկան ինչ արծաթի և ոսկի:

Duck գ. Բադ. սիրելիդ իմ (բառ գորովական). խոնարհումն ինչ գլխոյ. քար ընկեցեալ յերեսս ջուրց խոտորնակի առ ոստնուլ:

To Duck, բ., չ. Ընկղմիլ կամ խորասուզիլ 'ի ջուր իբրև զբադ. խոնարհեցուցանել կամ արկանել զգլուխն 'ի վայր. իջանել, ծունր կրկնել:

To Duck, բ., ն. Ընկղմել, խորասուզել, մխել 'ի ջուր:

Dúcker գ. Սուզակ. որ խոնարհի կամ 'ի ծունկս իջանէ:

Dúckingstool գ. Աթոռ ընկղմելոյ 'ի ջուր զպատժապարտս:

Ducklégged ած. Կարճոտն, կարճասրունք:

Dúkling տը՛քլինկ գ. Ձագ բադի։

Dúckmeat տը՛քմիթ գ. Լօռ։

Duckóy տըքօ՛յ գ. Հրապոյրք, հնարք, որոգայթ, հաղեք, թակարդ։

To Duckóy, բ, ն. Հրապուրել, որսալ, թակարդել, արկանել 'ի հաղես, թակարդս կամ որոգայթս լարել։

Dúcksfoot տը՛քսֆութ գ. Խոտ ինչ։

Dúckweed տը՛քուիտ գ. Տես Duckmeat.

Duct տըքթ գ. Առաջնորդութիւն, կառավարութիւն, ուղղութիւն. անցք, խողովակ։

Dúctile տը՛քթիլ ած. Դիւրաթեք, կակուղ. ծաւալական, տարածական, կռածոյ. հլու, հնազանդ, դիւրահաւան։

Dúctileness տը՛քթիլնէս գ. Կակղութիւն, ծաւալականութիւն, տարածականութիւն։

Ductílity տըքթի՛լիթի գ. Ծաւալականութիւն, տարածականութիւն. հնազանդութիւն, հլութիւն։

Dúdgeon տը՛տճըն գ. Դաշոյն, դաշնակ. չարութիւն, անզգամութիւն, ժանտութիւն, չարիմացութիւն։

Due տիու ած. Արժան, արժանի, պարտուպատշաճ, պատշաճ, վայելուչ, անկ. 'ի ժամու, անվրէպ։

Due, մ. Ուղիղ, անվրէպ, ըստ պատշաճի։

Due, գ. Իրաւունք, արդարութիւն, արժանն, արժանիք, պարտիք. օրէնք, հրաման. հարկ, տուրք, մաքս։

To Due, բ, ն. Պարտական լինել, հատուցանել ըստ պարտեաց։

Dúel տի՛ուըլ գ. Մենամարտութիւն։

To Dúel, բ, չ. Մենամարտիլ, մենամարտիկ կռուիլ։

To Dúel, բ, ն. Մենամարտիկ կռուիլ։

Dúeller տի՛ուըլլըր գ. Մենամարտ, մենամարտիկ։

Dúellist տի՛ուըլլիսթ գ. Մենամարտ, մենամարտիկ. ախոյեան։

Duéllo տիուէ՛լլօ գ. Մենամարտութիւն։

Duénna տիուէ՛ննէ գ. Պառաւ կարգեալ 'ի պահս մանկամարդ կնոջ։

Dug տըկ գ. Պտկունք, ստինք։

Dug, Կատարեալ և անցեալ ընդունելութիւն to Dig բայի։

Duke տիուք գ. Դուքս։

Dúkedom տի՛ուքտըմ գ. Դքսութիւն, երկիր կամ պատիւ դքսութեան։

Dúlbrained տը՛լպրէյնտ ած. Բթամիտ, անմիտ, տխմար, պակասամիտ։

Dúlcet տը՛լսէթ ած. Քաղցր, համեղ, քաղցրահամ, անուշակ. քաղցրաձայն։

Dulcificátion տըլսիֆիքէ՛յշըն գ. Քաղցրացուցանելն, բարձումն դառնութեան կամ տտպութեան։

To Dúlcify տը՛լսիֆայ բ, ն. Քաղցրացուցանել, անուշել, բառնալ զդառնութիւն կամ զտտպութիւն։

Dúlcimer տը՛լսիմըր գ. Գործի ինչ երաժշտական։

To Dúlcorate տը՛լքօրէյթ բ, ն. Քաղցրացուցանել, անուշել. ամոքել։

Dulcorátion տըլքօրէ՛յշըն գ. Քաղցրացուցանելն, ամոքումն։

Dúlhead տը՛լհէտ գ. Թանձրամիտ, բթամիտ, ապուշ, պակասամիտ, անմիտ։

Dúlia տի՛ուլիէ գ. Պաշտօն կամ պատիւ ընծայեալ սրբոց։

Dull տըլ ած. Բթամիտ, ապուշ, տխմար, անզգայ, թմբրեալ. բութ, գուլ. հեղգ, պղերգ, դանդաղ. ծանրաձայն, ծանրալուր. թանձր, ծանրաշարժ. տխուր, խոր. նսեմ, մթին, աղօտ, նուաղ. տխրագին, ցաւագին, վշտացեալ. ձանձրալի, անախորժ։

To Dull, բ, ն. Թմրեցուցանել, ընդարմացուցանել, անզգայացուցանել. բթացուցանել. տխրեցուցանել. խլացուցանել. թանձրացուցանել. աղօտացուցանել։

Dúllard տը՛լլէրտ գ. Ապուշ, անզգայ, թանձրամիտ, տխմար։

Dúlly տը՛լլի մ. Տխմարաբար, անհանճարաբար. նուաղ, աղօտ. թուլութեամբ, յակամայ։

Dúlness տը՛լնէս գ. Ապշութիւն, տխմարութիւն. վատառութիւն. ծանրաշարժութիւն, դանդաղութիւն. նսեմութիւն, մթութիւն. բթութիւն։

Dúly տի՛ուլի մ. Ըստ արժանի, արժանապէս, ըստ պատշաճի, ճիշդ, ըստ կարգի, ըստ օրինի։

Dumb տըմ ած. Համր. անխօս, անբան, անասուն. լուռ, լռիկ, անշշունջ։

Dúmbly տը՛մլի մ. Լռիկ, լռելեայն, անբարբառ։

Dúmbness տը՛մնէս գ. Համրութիւն. անխօսութիւն. լռութիւն։

To Dúmfound տը՛մֆաունտ բ, ն. Ըմբերանել, ապիբերան առնել, ամաչեցուցանել։

Dump տըմփ գ. Սուգ, տխրութիւն, տրտմութիւն, թախծութիւն. ապշութիւն, թմբրութիւն. ձանձրութիւն, տաղտկութիւն։

Dúmpish տը՛մփիշ ած. Տխուր, տխրագին, ցաւագին։

Dúmpling տը՛մփլինկ գ. Տեսակ ինչ կարկանդակի։

Dun տըն ած. Թուխ. նսեմ, մթին, ըստուերամած, խաւարչային։

Dun, գ. Փոխատու կամ պարտատեր ստահակապահանջ։

To Dun, բ, ն. Նեղել, ստիպել, պահանջել 'ի պարտապանէն։

Dunce տը՛նս գ. Խօթամիտ, անմիտ, ապուշ, թանձրամիտ, անբան։

Dung տընկ գ. Աղբ կամ քակոր անասնոց 'ի պէտս անդոց։

To Dung, բ, ն. Աղբ արկանել (անդոց)։

Dúngeon տը՛նճըն գ. Բանտ գաղտնի կամ ստորերկրեայ։

Dúngfork տը՛նկֆօրք գ. Երեքժանի 'ի պէտս հաւաքելոյ զաղբս ախոռոց։

Dúnghil տը՛նկհիլ գ. Աղբիւս, աղբակոյտ. տեղի անարգ և ստորին. ցածազգի, վատատոհմիկ։

Dúnghil, ած. Աղբակոյտ, անարգ, աղբեղէն, գարշելի։

Dúngy տը՛նկի ած. Աղբեղէն, զազիր։

Dúngyard տը՛նկեարտ գ. Աղբանոց, աղբակոյտ, աղբիւք։

Dúnner տը՛ններ գ. Փոխատու կամ պարտատէր ստակապահանջ։

Duodécuple տիուօտէ՛քիուփըլ ած. Երկոտասնապատիկ։

Dupe տիուփ գ. Դիւրախաբ, կարի միամիտ։

To Dupe, բ, ն. Խաբել, պատրել։

Duple տիուփըլ ած. Կրկին, երկպատիկ, կրկնակի։

Dúplicate տիու՛փլիքէյթ գ. Պատճէն, օրինակ, գաղափար, հաւաստին թղթոյն։

To Dúplicate, բ, ն. Կրկնել, երկպատկել, կրկնապատկել։

Duplicátion տիուփլիքէ՛յշըն գ. Կրկնապատկութիւն. կրկնութիւն. ծալք։

Dúplicature տիու՛փլիքէչիուր գ. Կրկնութիւն, ծալք, գալարուած։

Duplícity տիուփլի՛սիթի գ. Կրկնութիւն, կրկնապատկութիւն. երկդիմութիւն, կեղծաւորութիւն, նենգութիւն։

Durabílity տիուրէպի՛լիթի գ. Տեւողութի, տեւականութիւն, երկարատեւութիւն։

Dúrable տիու՛րէպըլ ած. Տեւողական, երկարատեւ, մնայուն, մնացական. հանապազորդ, մշտատեւ։

Dúrableness տիու՛րէպըլնէս գ. Տեւողութի, երկարատեւութիւն։

Dúrably տիու՛րէպլի մ. Հաստատութբ, յարակայ, երկարատեւ, միշտ։

Dúrance տիու՛րէնս գ. Բանտ, արգել, զգուշութիւն բանտի, պահեստ, կալանք. տեւողութիւն։

Durátion տիուրէ՛յշըն գ. Տեւողութիւն, տեւականութիւն, երկարութիւն, հանապազորդութիւն, յարակայութիւն։

To Dure տիուր բ, չ. Տեւել, ձգել, յերկարել, կալ, մնալ, հանապազորդել։

Dúreful տիու՛րֆուլ ած. Տեւողական, մնայուն։

Dúreless տիու՛րլէս ած. Անկայուն, անցաւոր, կարճատեւ, վաղանցուկ։

Dúresse տիու՛րէս գ. Բանտարգելութի, բանտ, կապանք։

Dúring տիու՛րին նխ. Առ, մինչդեռ, ընդ ժամանակս, ցորչափ։ During life, առ կենդանութեամբ, ցորչափ կենդանի է, 'ի կեանս։

Dúrity տիու՛րիթի գ. Խստութիւն, պնդութիւն, կարծրութիւն։

Durst տըրսթ. Կատարեալ ժամանակ to Dare բային։

Dusk տըսք ած. Մթին, նսեմ, խաւարչտին, աղջամղջին։

Dusk, գ. Մութ, աղջամուղջ. մթութի, նսեմութիւն։

To Dusk, բ, ն. Մթացուցանել, նսեմացուցանել, աղօտացուցանել։

To Dusk, բ, չ. Մթանալ, նսեմանալ, աղօտանալ։ [բար։

Dúskily տը՛սքիլի մ. Մթագին, աղօտա-

Dúskish տը՛սքիշ ած. Մթագին, նսեմ, մթին, աղօտ։

Dúskishly տը՛սքիշլի մ. Մթագին, աղօտ, աղօտաբար։

Dúsky տը՛սքի ած. Մթին, աղօտ, խաւարային, ստուերամած, խաւարչտին։

Dust տըսթ գ. Փոշի. հող. աւազ։

To Dust, բ, ն, Թօթափել զփոշին. ցանել զփոշի։

Dústman տը՛սթմէն գ. Որ մաքրէ զփոշի գաւհայ։

Dústy տը՛սթի ած. Փոշոտեալ, փոշելից։

Dútchess տը՛չէս գ. Դքսուհի։

Dútchy տը՛չի գ. Դքսութիւն։

Dútchy-court տը՛չի-քօրթ գ. Ատեան դքսի։

Dúteous տիու՛թիըս ած. Հլու, հնազանդ, դիւրանսայ, ակնածու, պաշտօնատար. պարտական. երախտապարտ. չարեացապարտ։

Dútiful տիու՛թիֆուլ ած. Հլու, հնազանդ. մեծարու, յարգական։

Dútifully տիու՛թիֆուլլի մ. Հլութեամբ, հնազանդութեամբ. յարգանօք, մեծարանօք, ակնածութեամբ։

Dútifulness տիու՛թիֆուլնէս գ. Հլութի, հնազանդութիւն. յարգութիւն, մեծարանք, պատիւ, ակնածութիւն։

Dúty տիու՛թի գ. Պարտք, պարտիք, արժանն, իրաւունք. պաշտօն, ծառայութի. հնազանդութիւն, հարկ ծառայութեան. յարգութիւն, մեծարանք, պատիւ. հարկ, տուկ, բաժ, մաքս։

Dwárf տուօ՛րֆ գ. Թզուկ, գաճաճ, կարճահասակ, կարճիկ, փոքր։ Dwarf-elder, թուփ ինչ գարշահոտ։

To Dwarf, բ, ն. Կարճել զհասակն, չթողուլ աճել, փոքրկացուցանել:

Dwárfish դու-օ՛րֆիշ ած. Կարճիկ, փոքր, ցած, չնչին, փանաքի:

Dwárfishly դու-օ՛րֆիշլի մ. Իբրև զթզուկ կամ զկարճահասակ:

Dwárfishness դու-օ՛րֆիշնէս գ. Կարճութիւն հասակի, փոքրկութիւն:

To Dwell դու-էլ բ, չ. Բնակել, կալ. մնալ, սպասել, ակն ունել. զտեղի ունել, լինել:

To Dwell, բ, ն. Բնակել:

Dwéller դու-է՛լլըր գ. Բնակիչ, բնակ:

Dwélling դու-է՛լլինկ գ. Բնակութիւն, տեղի բնակութեան, տեղի, դադարք, վայր. վիճակ կենաց:

Dwéllinghouse դու-է՛լլինկհաուս գ. Տուն բնակութեան:

To Dwíndle դու-ի՛նտըլ բ, չ. Կարճիլ, սղիլ. նուազիլ, պակասիլ, փոքրկանալ. վատթարանալ. այլափոխիլ. տկարանալ, նուազիլ, թուլանալ. սպառիլ, կորնչիլ:

Dy'ing տա՛յինկ. Ընդունելութիւն to Die բայի: Մեռանող. ներկիչ, ներկարար:

Dy'nasty տի՛նէսթի գ. Հարստութիւն, ճոխութիւն, իշխանութիւն:

Dy'scrasy տի՛սքրէսի գ. Աներարեխառնութիւն, լուծումն հիւթոց:

Dysentery տիսէ՛նթէրի գ. Թանչք, ախտ թանչից:

Dyspépsy տիսփէ՛փսի գ. Անմարսութիւն:

Dy'sphony տի՛սֆօնի գ. Դժուարութիւն ձայնի կամ խօսելոյ:

Dyspnóea տիսփնի՛է գ. Ծնչարգելութիւն:

Dy'sury տի՛ժիուրի գ. Միզարգելութիւն, միզադրաւութիւն:

E

E է ի և էյ: Հինգերորդ և ձայնաւոր տառ այբուբենից Անգղիացւոց. որ ունի հասարակօրէն կրկին հնչումն, երկայն իբրև զմերս ի, զոր օրինակ scene, սին, և սուղ իբրև զմերս է կմ՛ էյ, զոր օրինակ men, մէն:

Այս տառ ձայնաւոր՝ յաճախ մնայ յանգղիական բառս. և համր գոլով յաւարտ բառից՝ երկարէ զհնչումն նախընթաց ձայնաւորին, զոր օրինակ can, քէն, cane, քէյն. man, մէն, mane, մէյն. gap, կէփ, gape, կէյփ. glad, կլէտ, glade, կլէյտ. bred, պրէտ, brede, պրէյտ. chin, չին, chine, չայն. wip, ուիփ, wipe, ուայփ. thin, թհին. thine, տհայն. nod, նօտ, node, նօյտ. tun, թըն, tune, թիուն. plum, փլըմ, plume, փլիում:

Ea, հնչի իբրև ի, զոր օրինակ mean, մին. seal, սիլ. meat, միթ. neat, նիթ:

Each իչ տէր. Երկաքանչիւր, երկոքին. իւրաքանչիւր, անցնիւր, ամենայն: Each other, միմեանց, իրերաց, զմիմեանս, զիրեարս, մին զմիւսն:

Ead կամ Eadig 'ի կազմութեան յատուկ անուանց՝ նշանակէ երջանիկ, երանելի կամ քաջ, զոր օրինակ Eadward, երջանիկ կամ քաջ պահապան: Eadger, երանելի կամ քաջայաղթ զօրութիւն:

Eáger ի՛կըր ած. Լի անձկանօք, ըղձակաթ, մեծափափաք, անձկայրեաց. ուժգին, սաստիկ, բուռն, վառեալ. արագ, փութաջան, ժիր, շոյտ, սուր. դառն, թթու, կծու, բարկ, տախտ. խիստ, ցրտաշունչ, սաստկաշունչ, ժանտ. կարծր, պինդ, կարծրակուռ, անտեղիտալի:

Eágerly ի՛կըրլի մ. Ըղձակաթ, կաթոգին, ուժգին, եռանդագին, սաստկութեամբ, անհնարինս. ժրաջան, փութաջան:

Eágerness ի՛կըրնէս գ. Անձուկ, փափաք, փոյթ, ջանք. եռանդն, սաստկութի՛, բռնութիւն:

Eágle ի՛կըլ գ. Արծուի, արծիւ. դրօշ կայսերական կամ նախնի հռոմայեցւոց:

Eágle-eyed ի՛կըլայտ ած. Սրակն կամ սրատես իբրև զարծուի:

Eáglespeed ի՛կըլսփիտ գ. Արագութիւն իբրև արծուոյ:

Eáglestone ի՛կըլսթօն գ. Արծուաքար:

Eáglet ի՛կլէթ գ. Ձագ արծուոյ:

Eágre ի՛կըր գ. Մկանունք ջուրց, կոհակաձև ալիք:

Eálderman է՛լտըրմէն գ. Ատենակալ, դատաւոր, իշխան:

Eam կամ Eame իմ գ. Հօրեղբայր կամ մօրեղբայր:

Ear իր գ. Ունկն, ականջք, լսելիք. լսողութիւն. գլուխ, գագաթն. ունկնդրութիւն, մտադրութիւն. ունկն (անօթոյ), ճարմանդ. հասկ ցորենոյ: To fall together by the ears, կռուիլ, մաքառիլ, կագել: To set by the ears, գրգռել, զարթուցանել 'ի կռիւ:

To Ear, բ, ն. Հերկել, վարել, արօրադիր առնել, ակօսաբեկ առնել:

To Ear, բ, չ. Հասկ կալել, աճել 'ի հասկ:

Eáred իրտ ած. Ունկնաւոր. հասկաւոր, առոք 'ի հասկին:

Earl էրլ գ. Պատուանուն ինչ ազնուականութեան, կոմս:

Earl-marshal էրլ-մա՛րշէլ գ. Մարաջախտ մեծ:

Eárldom էրլտըմ գ. Կոմսութիւն:

Eárless իըրլէս ած. Անունկն, ականջատ:

Eárliness էրլինէս գ. Կանխութիւն, կանխումն, յառաջումն, յառաջնութիւն:

Eárring իըրրինկ գ. Գինդ, գորշապահանք:

Eárshot իըրշաթ գ. Ձայնահաս, ուր վայր ժամանեն լսելիք:

Eárwax իըրուէքս գ. Աղտ ականջաց:

Eárwig իըրուիկ գ. Ունկնամուտ (ճճի). ունկնաճառ, քսու:

Eárwitness իըրուիթնէս գ. Ականջալուր վկայ:

Eárly էրլի ած. Կանուխ, կանխահաս. վաղ, յառաջագոյն, նախկին:

Eárly, մ. Վաղ քան ըստ սովորոն. վաղ, կանխաւ, յառաջագոյն:

To Earn էրն բ, ն. Ստանալ, ունել, ընդունել, գտանել, արժանի լինել:

Eárnest էրնէսթ ած. Ջերմեռանդն, սրտառուչ, յօգնաթախանձ. մտադիր, փութաջան. կարեւոր, ստիպողական. ակնկառոյց:

Eárnest, գ. Ստիպումն, կարեւորութն, պիտանութիւն. ստուգութիւն, իր, արդիւնք. առհաւատչեայ, գրաւական:

Eárnestly էրնէսթլի մ. Սրտառուչ, թախանձանօք, մեծափափաք, սրտեռանդն, սաստիկ, փութով, փութաջան, խնամով, կարի խիստ. արդեամբք, տիրապէս, մտադիր, ակնկառոյց:

Eárnestness էրնէսթնէս գ. Ստիպումն, թախանձանք, ժրութիւն. սաստկութիւն, ուժգնութիւն. նախանձ, եռանդն, սէր. փոյթ, ջանք, խնամք, մտադրութիւն:

Earsh էրշ գ. Խաշն արօրադիր:

Earth էրթհ գ. Հող, երկիր, գետին, կաւ. արտ, անդ. աշխարհ, գաւառ:

To Earth, բ, ն. Թաղուցանել ընդ երկրաւ, ծածկել ընդ հողով:

To Earth, բ, չ. Լօղել կամ թագչել ընդ երկրաւ, որջանալ յերկրի, ծածկել ընդ հողով:

Eárthboard էրթհպօրտ գ. Խոփ:

Eárthborn էրթհպօրն ած. Երկրածին, հողածին. ցածազգի, վատատոհմիկ, նուաստատոհմ:

Eárthbound էրթհպաունտ ած. Կապեալ ընդ հողոյ, հողապինդ:

Eárthen էրթհըն ած. Հողեղէն, կաւեղէն, խեցեղէն:

Eárthflax էրթհֆլէքս գ. Ասբեստ, հանք ինչ:

Eárthiness էրթհինէս գ. Հողային հանգամանք, հողային բնութիւն:

Eárthling էրթհլինկ գ. Երկրաբնակ, երկրաւոր, հողեղէն, մահկանացու, հողաղանգուած:

Eárthly էրթհլի ած. Հողային, հողեղէն, երկրաւոր. մարմնաւոր, հիւթանիւթ, հողաղանգուած, մահկանացու. երկրաքարշ, աշխարհասէր. ստորին, մարմնական, անցաւոր:

Eárthnut էրթհնաթ գ. Արմատ նման գետնախնձորոյ:

Eárthquake էրթհքուէյք գ. Գետնաշարժ, սասանութիւն երկրի:

Eárthshaking էրթհշէյքինկ ած. Երկրաշարժ, երկրասասան, որ շարժէ կամ սասանեցուցանէ զերկիր, երկրասաստ:

Eárthworm էրթհուըրմ գ. Որդն երկրի, ճճի:

Eárthy էրթհի ած. Հողային, հողեղէն, խեցեղէն. երկրային, նիւթական, մարմնաւոր, երկրաքարշ:

Ease իզ գ. Հանգիստ, անդորրութիւն, դիւրութիւն, անձնդիւրութիւն. պարապ, յաջողութիւն. հեշտութիւն, զուարճութիւն, հաճոյք, քիմք: With ease, at ease, հանգստեամբ, դիւրաւ, հեշտեաւ, ըստ հաճոյս, ըստ պարապոյ անձին:

To Ease, բ, ն. Դիւրել, սփոփել. թեթեւացուցանել, մեղմել. հանգուցանել, դիւրել, անդորր առնել:

Eáseful իզֆուլ ած. Անդորր, խաղաղ, խաղաղաւէտ, լի հանգստեամբ:

Eásement իզմէնթ գ. Դիւրութիւն, թեթեւութիւն, նպաստ, օգնութիւն, ձեռնտուութիւն:

Eásily իզիլի մ. Դիւրաւ, հեշտեաւ, անաշխատ. յանդորրու, հանգստեամբ. ինքնակամ, ինքնին:

Eásiness իզինէս գ. Դիւրութիւն, անաշխատութիւն. յօժարութիւն, յօժարամտութիւն, դիւրահաւանութիւն. հանգիստ, անդորրութիւն, անձնդիւրութիւն, հաճոյք:

East իսթ գ. Արեւելք, ելք արեւու. երկիր արեւելից, կողմն արեւելեան:

Eáster իսթըր գ. Զատիկ, պասեք, պասքայ:

Eásterly իսթըրլի ած. Արեւելեան, արեւելից:

Eástern իսթըրն ած. Արեւելեան, արեւելից:

Eástward իսթուըրտ մ. Յարեւելս, 'ի կողմն արեւելից:

Eásy իզի ած. Դիւրին, հեշտին, անաշխատ. անդորր, խաղաղ, անքոյթ. անվիշտ, անցաւ. դիւրալուր, դիւրահաւան, համբոյր. պատրաստ, յօժար, ինքնակամ:

To Eat իթ բ, ն. Ուտել, ճաշակել. մա-

չել, ծախել, սպառել. կրծել. ճարակել. ոչնչել, դարձուցանել զբանն:

To Eat, բ, չ. Ուտել. արածիլ, ճարակիլ:

Eátable իյթէպլ ած. Ուտելի, զոր մարթ է ուտել:

Eáter իյթըր գ. Կերող, որ ուտէ, ճաշակող. որ կրծէ կամ մաշէ, ծախիչ:

Eath իյհ ած. Դիւրին, հեշտին, դիւրագնալի:

Eath, մ. Դիւրաւ, հեշտեաւ:

Eátinghouse իյթինկհաուս գ. Կապելոն, կապելայ, պանդոկ 'ի պէտս ճաշելոյ:

Eaves իյվզ գ. Քիւ կամ խողովակ տանեաց:

To Eávesdrop իյվզտրօփ բ, ն. Ժողովել զկաթիլս տանեաց. ունկնդիր լինել բանից այլոց՝ կայեալ առ պատուհանին:

Eávesdropper իյվզտրօփփըր գ. Ունկնդիր առ պատուհանին. չարանենգ:

Ebb էպ գ. Տեղատուութիւն, մակընթացութիւն, հոսանք. անկումն, կործանումն, խոնարհումն. էջք:

To Ebb, բ, չ. Մակընթանալ, հոսել կամ դառնալ անդրէն. խոնարհիլ, իջանել, անկանիլ, կործանիլ:

E'bon կամ E'bony էպըն, էպօնի գ. Եբենոս, աբանոս, սմնխաղ:

Ebríety իպրայիթի գ. Արբեցութիւն, գինեհարութիւն:

Ebriósity իպրիօսիթի գ. Արբեցութիւն, գինեճանութիւն, արբշռութիւն:

Ebullítion էպըլլիշըն գ. Պղպջակ, եռանդըն, եռացումն:

Eccéntric կամ Eccéntrical էքսէնթրիք, էքսէնթրիքէլ ած. Արտակեդրոն, պարականոն, զարտուղի, տարօրինակ:

Eccentrícity էքսէնթրիսիթի գ. Արտակեդրոնութի. յածումն կամ արշաւանք արտաքոյ իւրումն սահմանի:

Ecchy'mosis էքքիմօսիս գ. Ճմլումն մարթոյ, կապուտակ նշան արեան 'ի վերայ մարթոյ:

Ecclesiástic էքքլիզիէսթիք գ. Եկեղեցական, ժառանգաւոր (եկեղեցւոյ):

Ecclesiástic կամ Ecclesiástical էքքլիզիէսթիք, էքքլիզիէսթիքէլ ած. Եկեղեցական, եկեղեցւոյ:

Eccopróticks էքքօփրօթիքս գ. Մաքրիչ աղեղորդաց (դեղ):

E'chinate կամ E'chinated էքինէյթ, էքինէյթէտ ած. Փշալից իբրև ոզնի:

E'chinus էքայնըս գ. Եքինոս, ոզնի. ձուկն ինչ փշալից. փշալից գագաթն բուսոց. զարդ ինչ ճարտարապետական:

E'cho էքօ գ. Մի 'ի յաւերժահարսանց (ըստ առասպելաց). արձագանգ. անդրադարձութիւն ձայնի:

To E'cho, բ, չ. Հնչել, արձագանգս արձակել, տալ զձայն արձագանգաց:

To E'cho, բ, ն. Հնչեցուցանել, արձագանգս արձակել:

Eclaircíssement էքլէյրսիսմէնթ գ. Բացատրութիւն, տեղեկութիւն, ծանօթութի:

Eclát էքլօ գ. Լուսափայլութիւն, պայծառութիւն, փառք, շքեղութիւն:

Ecléctic էքլէքթիք ած. Ընտրական, ընտրողական (փիլիսոփայ):

Eclégma էքլէկմա գ. Դեղ ինչ:

Eclípse էքլիփս գ. Խաւարումն (լուսաւորաց). խաւար, մթութիւն, աղջամուղջ, նսեմութիւն, տուէր:

To Eclípse, բ, ն. Խաւարեցուցանել. շիջուցանել, բառնալ. մթացուցանել. աղօտացուցանել, ծածկել. զրկել 'ի շնորհաց, թշուառացուցանել:

Eclíptic էքլիփթիք գ. Ծիր խաւարման, խաւարածիր: [տաւարածական:

E'clogue էքլօկ գ. Հովուաբանութիւն,

Económic կամ Económical էքօնօմիք, էքօնօմիքէլ ած. Տնտեսական. ճիշդ, գործեալ խնայութեամբ:

Ecónomy էքօնօմի գ. Տնտեսութիւն, տնօրէնութիւն. մատակարարութիւն, հոգաբարձութիւն, կոնոմոսութիւն. խնայութիւն 'ի ծախս, անխայումն, ճշգութիւն. կարգաւորութիւն, կարգ:

Ecphrácticks էքֆրէքթիքս գ. Նրբացուցիչ կամ անօսրացուցիչ դեղ:

E'cstasied էքսթէսիտ ած. Յափշտակեալ, ապշեալ, հիացեալ:

E'cstasy էքսթէսի գ. Յափշտակութիւն մտաց, ապշութիւն, հիացումն:

Ecstátic կամ Ecstátical էքսթէթիք, էքսթէթիքէլ ած. Յափշտակեալ մտօք, ըմբռնեալ 'ի հիացումն մտաց, ապշեալ:

E'ctype էքթայփ գ. Օրինակ, գաղափար:

E'curie էքիուրի գ. Ախոռ:

Edácious իտէյշըս ած. Շատակեր, ծախիչ, լափլիզող:

Edácity իտէսիթի գ. Շատակերութիւն, անյագութիւն:

E'dder էտտըր գ. Ամրութիւն կամ տախտակ եդեալ 'ի վերայ ցանկապատին:

To E'dder, բ, ն. Փակել կամ ամրացուցանել զցանկն:

E'ddy էտտի գ. Մակընթացութիւն, յորձանք կամ անդրէն դարձ ջուրց. պտոյտ, շրջան. փոթորիկ (հողմոյ):

E'ddy, ած. Հոսանուտ. փոթորկեալ:

Edematóse իտիմէթօս ած. Ուռուցիկ, ուռուցեալ: [թափ:

Edéntated իտէնթէյթէտ ած. Ատամնա-

Edge էճ գ. Սայր, բերան (սրոյ). ծայր,

եղր, շրթունք, սպառուած. սրութիւն, նրբութիւն (մտաց). սաստկութիւն, խըստութիւն, ժանտութիւն: To set teeth on edge, առնուլ զատամունս:

To Edge, բ, ն. Սրել, յեսանել, սրածայր գործել. յօրինել զայր կամ զբերան սրոյն. յօրինել շրթունս կամ շրջանակս. ժապաւինել, զարդարել զպատուածս. գրգռել, զարթուցանել, գառնացուցանել. մղել, վարել:

To Edge, բ, չ. Անկանիլ 'ի վերայ, խաղալ ընդդէմ (հողմոյ):

E'dged էճտ կամ էճէտ ած. Սուր, սրեալ, ծայրասուր, սրածայր:

E'dgeless էճլէս ած. Որ ոչ ունի սայր կամ բերան, բութ, գուլ:

E'dgetool էճթուլ գ. Գործի սայրասուր, դանակ:

E'dgewise էճուայզ մ. Սայրաձև, ըստ ուղղութեան բերանոյն:

E'dging էճինկ գ. Ժապաւէն:

E'dible էտիպլ ած. Ուտելի, զոր մարթ է ուտել, քաղցր 'ի կերակուր:

E'dict էտիքթ գ. Հրաման, պատուէր (արքայի), հրովարտակ, քարոզ:

Edificátion էտիֆիքէշըն գ. Շինութիւն հոգևոր, օրինակ բարի, շահ, օգուտ:

E'difice էտիֆիս գ. Շինուած, շէնք, յօրինուած, տուն, ապարանք:

E'difier էտիֆայըր գ. Որ տայ օրինակ բարի այլոց, որ շինութիւն ընծայէ:

To E'dify էտիֆայ բ, ն. Շինել, կերտել, կառուցանել, կազմել. շինել զայլս, լինել 'ի շինութիւն կամ 'ի շահ, օրինակ բարի ընծայել. ուսուցանել, հաւանեցուցանել:

E'dile իտայլ գ. Շինուածապետ (առ Նախնիս Հռոմայեցիս):

Edítion իտիշըն գ. Տպագրութիւն, հրատարակումն 'ի ձեռն տպագրութեան:

E'ditor էտիթըր գ. Տպագրող (գրոց):

To E'ducate էտիուքէյթ բ, ն. Դաստիարակել, հրահանգել, մարզել:

Educátion էտիուքէշըն գ. Դաստիարակութիւն, մարզ, կրթութիւն, հրահանգութիւն, մանկավարժութիւն:

To Edúce իտիուս բ, ն. Հանել, 'ի լոյս ընծայել, 'ի գոյ կամ յառաջածել, բղխեցուցանել:

Edúction իտըքշըն գ. Հանումն արտաքս, յառաջբերութիւն:

To Edúlcorate իտըլքորէյթ բ, ն. Քաղցրացուցանել (ըստ քիմիականաց):

Edulcorátion իտըլքորէշըն գ. Քաղցրացուցանելն, անուշումն:

To Eek իք բ, ն. Ստուարացուցանել, մեծացուցանել. լնուլ, յաւելուլ:

Eel իլ գ. Օձաձուկն:

E'en իյն մ. Տես Even.

E'ffable էֆֆէպլ ած. Ճառելի, պատմելի, զոր մարթ է ասել:

To Effáce էֆֆէյս բ, ն. Ջնջել, եղծանել, բառնալ:

Effect էֆֆէքթ գ. Գործ, արդիւնք, ներգործութիւն, ազդեցութիւն. զխաւարութի, վախճան. կատարումն, կատարած, աւարտ, ելք իրացն. օգուտ, յաջողումն. ինչ, գոյք, ստացուածք: In effect, 'ի կատարումն ամենայնի, զլուխ բանիս, հուսկ յետոյ. ապաքէն, արդարև, արդեամբք: Of no effect, անօգուտ, 'ի դերև, 'ի զուր:

To Effect, բ, ն. Կատարել, առնել, 'ի կատարումն ածել, ներգործել, արտադրել:

Effectible էֆֆէքթիպլ ած. Զոր մարթ է 'ի գործ դնել կամ առնել:

Effective էֆֆէքթիվ ած. Արարչական, արարող, պատճառող, ներգործական. գործունեայ, ազդու, զօրաւոր, իսկական, իրական. օգտակար, պիտանի:

Effectively էֆֆէքթիվլի մ. Իսկապէս, արդարև, արդեամբք, կարի քաջ:

Effectless էֆֆէքթլէս ած. Անգործ, վայրապար, անօգուտ, ունայն, զուր:

Effector էֆֆէքթըր գ. Կատարող, գործադիր. արարիչ, արարող:

Effectual էֆֆէքչիուէլ ած. Ներգործական, ազդու, զօրաւոր. ճշմարիտ, իսկական, իրական: [տիրապէս:

Effectually էֆֆէքչիուէլլի մ. Արդեամբք,

To Effectuate էֆֆէքչիուէյթ բ, ն. Ի գործ դնել, առնել, լնուլ, կատարել, ածել 'ի կատարումն:

Efféminacy էֆֆէմինէսի գ. Կնատութի, մեղկութիւն, գրգութիւն. թուլամորթութիւն, հեշտասիրութիւն:

Efféminate էֆֆէմինէյթ ած. Կնամարդի, կնատ, թուլամորթ, հեշտասէր, գիրգ, կանացի:

To Efféminate, բ, ն. Իգացուցանել, առնել կնամարդի, մեղկել, թուլացուցանել:

To Efféminate, բ, չ. Իգանալ, կնատիլ, մեղկանալ, թուլանալ:

Effeminátion էֆֆէմինէշըն գ. Իգութիւն, կնատութիւն, մեղկութիւն, թուլութիւն:

To Effervésce էֆֆէրվէս բ, չ. Եռալ, բորբոքիլ, լինել յեռանդան:

Effervéscence էֆֆէրվէսէնս գ. Եռացումն, եռանդն:

Efféte էֆֆիթ գ. Ամերձ, դադարեալ 'ի ծննդոց, անծնունդ, անզաւակ. անբեր. զառամեալ, անցեալ զաւուրբք, հնացեալ:

Efficácious էֆֆիքէշըս ած. Ազդու, հըզօր, ազդողական:

Efficáciously էֆֆիքէյշըսլի մ. Ազդու, քաջ, ազդողաբար, զօրեղապէս, ազդողագոյնս:

E'fficacy էֆֆիքէսի գ. Ազդուութիւն, ազդեցութիւն, զօրութիւն, ներգործումն:

Effícience կամ Effíciency էֆֆիշիէնս, էֆֆիշիէնսի գ. Արդիւնք, գործ, ներգործութիւն, առնելութիւն:

Effícient էֆֆիշիէնթ գ. Արարող, արարիչ, ներգործող, առնող, պատճառ:

Effícient, ած. Արարչական, ներգործիչ, պատճառող:

To Effígiate էֆֆիճիէյթ բ, ն. Կերպարանել, ձեւակերպել, նկարել:

Effigiátion էֆֆիճիէշըն գ. Տպաւորութիւն, կերպարանումն, պատկերակերպութիւն:

Effígies կամ E'ffigy էֆֆիճիզ, էֆֆիճի գ. Պատկեր, նկարագիր, նմանութիւն, կերպարան:

Effloréscence կամ Effloréscency էֆֆլօրէսսէնս, էֆֆլօրէսսէնսի գ. Փթթումն, ծաղկումն, ծաղկաբերութիւն. ծաղկաձեւ գոյացութիւն. պալար (մորթոյ):

Effloréscent էֆֆլօրէսսէնթ ած. Ծաղկաձեւ գոյացեալ:

E'ffluence էֆֆլուէնս գ. Հոսումն, ծագումն, ծաւալումն, զեղումն:

Efflúvia կամ Efflúvium էֆֆլիուվիէ, էֆֆլիուվիըմ գ. Արտահոսութիւն, հոսանք:

E'fflux էֆֆլըքս գ. Հոսանք, հոսումն. զեղումն. բղխումն, ելումն, ծագումն:

To Efflúx էֆֆլըքս բ, չ. Հոսել, անցանել:

Efflúxion էֆֆլըքշըն գ. Հոսումն, զեղումն, բղխումն:

To Effórce էֆֆօրս բ, ն. Բռնի առնել, բռնանալ, բռնադատել. լքել, բռնաբարել, յափշտակել. ճզմել:

To Effórm էֆֆօրմ բ, ն. Կերպարանել, ձեւացուցանել, կերպաւորել, յօրինել, կազմել:

Efformátion էֆֆօրմէշըն գ. Կազմակերպութիւն, կերպաւորութիւն, կերպարանումն, ձեւ, յօրինուած, կազմութիւն:

E'ffort էֆֆօրթ գ. Ճիգն, ջանք. բռունն, բռնութիւն:

Effóssion էֆֆօշըն գ. Պեղումն, բրումն, հանումն արտաքս: [հեղ:

Effráiable էֆֆրէյէպլ ած. Սոսկալի, ա-

Effróntery էֆֆրընթէրի գ. Լրբութիւն, անամօթութիւն, ժպրհութիւն:

Effúlgence էֆֆըլճէնս գ. Փայլումն, ցոլք, շողիւն, շողշողումն, ճառագայթ, ճաճանչ:

Effúlgent էֆֆըլճէնթ ած. Փայլուն, պայծառ, լուսափայլ, շողշողուն, փայլատակեալ:

Effumabílity էֆֆիումէպիլիթի գ. Լինելն ծխանելի կամ ցնդելի 'ի ծուխ:

Effúse էֆֆիուզ գ. Հեղումն, հոսումն, թափումն:

To Effúse, բ, ն. Հեղուլ, զեղուլ, թափել, հոսել:

Effúsion էֆֆիուժըն գ. Հեղումն, հոսումն, թափումն. բղխումն, յորդութիւն, զեղումն, առատաբաշխութիւն:

Effúsive էֆֆիուսիվ ած. Հեղական, որ հոսէ կամ սփռէ, ծաւալական:

Eft էֆթ գ. Կովադիաց:

Eft, մ. Իսկոյն, հապճեպ, անդէն, փութանակի, վաղվաղակի:

E'ftsoons էֆթսուունզ մ. Զկնի սակաւուց, վերստին, փոյթ ընդ փոյթ, փութանակի:

E. g. սկզբնատառք լատին բառից *exempli gratia*, այսինքն՝ օրինակ իմն, օրինակի վասն:

E'ger իկըր գ. Յուռն հոսանք ջուրց: Տես Eagre.

To Egést իճէսթ բ, ն. Հանել արտաքս, թափել, վայթել:

Egéstion իճէսչըն գ. Վտարք, թափումն, թորումն կղկղանաց, կղկղանք որովայնի:

Egg էկ գ. Ձու:

To Egg, բ, ն. Գրգռել, շարժել, յորդորել, զարթուցանել:

E'glantine էկլէնթին գ. Վայրենի վարդ:

E'gotism իկօթիզմ գ. Սովոր յիշատակութիւն բառից ես կամ ես ինքն 'ի բանս, պարծանք անձին, անձնագովութիւն:

E'gotist իկօթիսթ գ. Անձնագով, ինքնապանծ:

To E'gotize իկօթայզ բ, չ. Սովոր խօսել զանձնէ, պարծիլ զանձնէ, անձնագով լինել:

Egrégious իկրիճիըս ած. Գերապանծ, պատուական, ընտիր, գեղեցիկ, ազնիւ. հզօր, քաջ, ճարտար. խորամանկ, չարանենգ, անհնարին, չարաչար:

Egrégiously իկրիճիըսլի մ. Քաջ, քաջիկ, ճարտար, վայելուչ իմն, 'ի դէպ:

E'gress իկրէս գ. Ելք, գնացք:

Egréssion իկրէշըն գ. Ելք, ելումն:

E'gret իկրէթ գ. Թռչուն ինչ (ճայ):

E'griot իկրիօթ գ. Տեսակ ինչ կեռասի կամ բալի:

To Ejáculate իճէքիուլէյթ բ, ն. Արձակել, ընկենուլ, նետաձիգ լինել:

Ejaculátion իճէքիուլէշըն գ. Արձակումն, ձգումն. համառօտ հառաչանք առ Աստուած:

Ejáculatory իճէքիուլէթըրի ած. Համառօտ հառաչանաց, երկնաւորաց, եռանդագին. յանկարծակի, շտապաւ:

To Ejéct իճէքթ բ, ն. Ի բաց ընկենուլ.

համել 'ի բաց, արտաքսել, մերժել. արկանել, ձգել, արձակել. ցցայտել:

Ejéction իճէքշըն գ. Արտաքսումն, մերժումն, ձերբումն. Թօթափք, հոսումն:

Ejéctment իճէքթմէնթ գ. Հրամանագիր ստացուածոյ կամ արտաքսման:

Eigh էյ ձյն. Այ, ով, բայց, վայ:

Eight էյթ ած. Ութ:

E'ighteen էյթին ած. Ութեւտասն:

Eíghteenth էյթինթհ ած. Ութեւտասներորդ:

Eíghtfold էյթֆօլտ ած. Ութպատիկ:

Eighth էյթհ ած. Ութերորդ:

Eíghthly էյթհլի մ. Ութերորդ:

Eíghtieth էյթիէթհ ած. Ութսներորդ:

Eíghtscore էյթսքօր ած. Ութիցս քսան, հարիւր վաթսուն:

Eíghty էյթի ած. Ութսուն: [ծին:

Eigne էյն ած. Անդրանիկ, երէց, նախ.

Eísel այզըլ գ. Քացախ:

Eíther այդհըր դեր. Մին յերկուցունց, մին կամ միւսն. երկաքանչիւր, երկոքին. մին, միւսն, ոմն:

Eíther, մ. Կամ, եթէ, թէ:

Ejulátion իճուլէյշըն գ. Կոծ, ճիչ, կականն, ձայն լալոյ:

Eke իք մ. Նոյն և, նմանապէս, այլ և, նաև, զարձեալ, ես և:

To Eke, բ, ն. Աճեցուցանել, յաւելուլ, ընդ. երկարել, տարածանել, ընդարձակել:

To Eláborate իլէպօրէյթ բ, ն. Աշխատասիրել, գեղեցիկս յօրինել, գործել բաւ արուեստի:

Eláborate, ած. Աշխատասիրեալ, արուեստակեալ, ճարտարագործ, ճարտար, վայելչակերտ, վայելչաձեւ:

Eláborately իլէպօրէյթլի մ. Աշխատասիրութեամբ, խնամով, ճարտար, արուեստապէս:

Elaborátion իլէպօրէյշըն գ. Աշխատասիրութիւն, արուեստակութիւն, փայլ, խընամք, զգուշութիւն:

To Eláncе իլէնս բ, ն. Արձակել, ընկենուլ, ձգել, արդնընկէց լինել:

To Elápse իլէփս բ, չ. Սահել, անցանել:

Elástic կամ Elástical իլէսթիք, իլէսթիքըլ ած. Առաձգական:

Elastícity իլէսթիսիթի գ. Առաձգութիւն, առաձգական զօրութիւն:

Eláte իլէյթ ած. Բարձրամիտ, ամբարտաւան:

To Eláte, բ, ն. Հպարտացուցանել, փքացուցանել. բարձրացուցանել, ամբառնալ:

Elatérium իլէթիրիըմ գ. Դեղ ինչ մաքրողական:

Elátion իլէյշըն գ. Ամբարտաւանութիւն, բարձրամտութիւն:

E'lbow էլպօ գ. Արմուկն. անկիւն: To be at the elbow, մերձ լինել, հուպ լինել. լինել աւընթեր:

To E'lbow, բ, ն. Խթել կամ մղել արմկամբ. վարել, ընկենուլ 'ի բաց:

To E'lbow, բ, չ. Ցցուիլ արտաքս անկիւնաձեւ:

Elbowcháir էլպօչէյր գ. Աթոռ յենարանաւ:

E'lbowroom էլպօրում գ. Ընդարձակութիւն, ասպարէզ, միջոց:

Eld էլտ գ. Ծերութիւն, զառամութիւն, անցեալ հասակ. հնացեալք աւուրբք, ծերունիք:

E'lder էլտըր գ. Թանթրուենի:

E'lder, ած. Երէց, երիցագոյն, ծերագոյն, հինաւուրց, անդրանիկ:

E'lderly էլտըրլի ած. Մեծահասակ, չափահաս, յառաջեալ հասակաւ:

E'lders էլտըրզ գ. Ծերք, ծերունիք. նախնիք, հինք. ծերագոյնք, երիցագոյնք. երիցունք, քահանայք:

E'ldership էլտըրշիփ գ. Երիցութիւն, մեծութիւն հասակի, անդրանկութիւն. ժողով երիցանց կամ քահանայից:

E'ldest էլտէսթ ած. Երէց, երիցագոյն. ծեր, հինաւուրց, ծերունի. առաջին, նախկին: [(բոյս):

Elecampáne էլիքէմփէյն գ. Կղմուխ

Eléct իլէքթ ած. Ընտրեալ. նախասահմանեալ: [մանել:

To Eléct, բ, ն. Ընտրել. կարգել, սահ

Eléction իլէքշըն գ. Ընտրութիւն. ընտրողութիւն. նախասահմանութիւն. հանդէս ընտրութեան:

Eléctive իլէքթիվ ած. Ընտրական, որ լինի ընտրութեամբ. ընտրող, որ ընտրէ:

Eléctively իլէքթիվլի մ. Ընտրութեամբ, ընտրանօք: [ախր:

Eléctor իլէքթըր գ. Ընտրող. կայսրընտ

Eléctoral իլէքթօրէլ ած. Կայսրընտրական:

Eléctorate իլէքթօրէյթ գ. Կայսրընտրութիւն, իշխանութիւն կայսրընտրաց:

Eléctre իլէքթըր գ. Սաթ, բաղմադունի ակն. էլէքտրոն. հրահալելի ինչ խառնեալ:

Eléctric կամ Eléctrical իլէքթրիք, իլէքթրիքըլ ած. Ելեքտրական:

Electrícity իլէքթրիսիթի գ. Ելեքտրականութիւն:

Eléctuary իլէքչուէրի գ. Ազգ ինչ լոյծ դեղոյ:

Eleemósynary էլիմօզինէրի ած. Ողորմութեան. որ կեայ ողորմութեամբ. ողորմութեան յարմարութիւն:

E'legance կամ E'legancy էլէկէնս, էլէկէնսի գ. Վայելչութիւն, գեղեցկութիւն, պերճութիւն, շքեղութիւն. պաճուճանք, սեթևեթք:

E'legant էլէկէնթ ած. Վայելուչ, գեղեցկայարմար, ընտիր, գեղեցիկ, ազնիւ, շքեղ, չքնաղ, պատուական, նազելի:

E'legantly էլէկէնթլի մ. Վայելչաբար, գեղեցկապէս, վայելուչս:

Elegíac էլիճայէք ած. Ողբերգական, եղերերգական:

E'legy էլէճի գ. Ողբերգութիւն, տաղ ողբերգական, եղերերգութիւն:

E'lement էլըմէնթ գ. Տարր. սկզբնատարերք իրաց. սկզբունք գիտութեանց. տառք, այբուբենք:

To E'lement, բ, ն. Տարրացուցանել, բաղկացուցանել կամ յօրինել 'ի տարերաց. սկիզբն լինել գոյացութեան:

Eleméntal էլըմէնթէլ ած. Բաղկացեալ 'ի տարերաց, տարրական:

Elementárity էլըմէնթէրիթի գ. Տարրականութիւն, պարզութիւն:

Eleméntary էլըմէնթէրի ած. Տարրական, պարզ, անխառն, զուտ. սկզբնական, առաջին:

Elénch իլէնք գ. Փաստ իմաստակական, իմաստակութիւն, խորամանկութիւն:

Eléots իլիօթս գ. Խնձոր՝ յորմէ հանեն օղի:

E'lephant էլիֆէնթ գ. Փիղ. փղոսկր:

Elephantíasis էլիֆէնթայէսիս գ. Ելեփանդական բորոտութիւն, ուռկութիւն:

Elephántine էլիֆէնթին ած. Փղական, փղի, ելեփանդական:

E'levate էլիվէյթ ած. Բարձր, բարձրացեալ, բարձրաբերձ:

To E'levate, բ, ն. Ամբառնալ, 'ի վեր հանել, կանգնել, բարձրացուցանել. հպարտացուցանել. նուաղեցուցանել, խլացուցանել:

Elevátion էլիվէյշըն գ. Ամբարձումն, բարձրութիւն. գերակայութիւն, վսեմութիւն. վերացումն:

Elevátor էլիվէյթըր գ. Վերամբարձ (գործի վիրաբուժից):

Eléven իլէվըն ած. Մետասան:

Eléventh իլէվընթհ ած. Մետասաներորդ:

Elf էլֆ (յոգնականն լինի elves) գ. Այս օդոյ, ոգի. դև, սատանայ:

To Elf, բ,ն. Հիւսել դհերս կախարդանօք:

E'lflock էլֆլօք գ. Հիւք վարսից:

Elícit իլիսիթ ած. Ելուզեալ, հանեալ արտաքս, յառաջ բերեալ:

To Elícit, բ, ն. Ելուզանել, հանել արտաքս:

Elicitátion իլիսիթէյշըն գ. Ելուզումն, շարժումն (կամաց):

To Elíde իլայդ բ, ն. Խորտակել, փշրել, մանրել, զքարի հարկանել:

Eligibílity էլիճիպիլիթի գ. Ընտրելութիւն, ազնուութիւն:

E'ligible էլիճիպլ ած. Ընտրելի, արժանի ընտրութեան, նախամեծար:

E'ligibleness էլիճիպլնէս գ. Ընտրելականութիւն, նախամեծարութիւն:

Eliminátion իլիմինէյշըն գ. Արտաքսումն, տարագրութիւն:

Elísion իլիժըն գ. Յապաւումն ձայնկի կամ տառի. բաժանումն, հատումն:

Elixátion իլիքսէյշըն գ. Խարշումն, եփ:

Elíxir իլիքսըր գ. Ոգի հեղանիւթոց:

Elk էլք գ. Այծ ինչ եղջերուի:

Ell էլ գ. Եղէգն (չափ), ձողաչափ:

Ellípsis էլիփսիս գ. Լռութիւն կամ զանցառութիւն (բառ ճարտասանից). թերատ (բառ երկրաչափից):

Ellíptic կամ Ellíptical էլիփթիք, էլիփթիքէլ ած. Թերատեան, ձուաձև:

Elm էլմ գ. Կնձնի (ծառ):

Elocútion էլօքիուշըն գ. Խօսք, բան. ճոխաբանութիւն, պերճախօսութիւն:

E'logy էլօճի գ. Գովեստ, գրուատ, ներբողեան, գովասանութիւն:

To Elóigne իլօյն բ, ն. Հեռացուցանել, մեկնել, 'ի բացեայ առնել:

To Elóngate իլօնկէյթ բ, ն. Երկայնել, ձգել, տարածել:

To Elóngate, բ, չ. Հեռանալ, մեկնիլ:

Elongátion էլօնկէյշըն գ. Երկարումն, տարածութիւն, ընդարձակութիւն. ձգումն. հեռացումն. հեռաւորութիւն, տարակայութիւն:

To Elópe իլօփ բ, ն. Փախչել, խոյս տալ, խուսափել, մեկնիլ, հեռանալ, տեղի տալ, թողուլ, անջատիլ:

Elópement իլօփմէնթ գ. Թողուլ կնոջ զայր իւր, փախուստ:

E'lops էլօփս գ. Ձուկն ինչ կամ դեռուն:

E'loquence էլօքուէնս գ. Ճարտասանութիւն, պերճախօսութիւն:

E'loquent էլօքուէնթ ած. Ճարտարախօս, պերճաբան, ճոխաբան, ճուռմ, կորովաբան:

Else էլս թէր. Այլ, այլ ինչ, այլ ոք: Nothing else, ոչ այլ ինչ, ոչինչ այլ:

Else, մ. Այլապէս, ապա թէ ոչ, կամ:

E'lsewhere էլսհուէր մ. Այլուր, այլ ուրեք, յայլ տեղի, այլ ուստեք, յայլում վայրի:

To Elúcidate իլիուսիտէյթ բ, ն. Լուսաբանել, պարզաբանել, մեկնել, բացատրել:

Elucidátion իլիուսիտէյշըն գ. Լուսաբանութիւն, մեկնութիւն, բացատրութիւն:

Elucidátor իլիուսիտէյթըր գ. Լուսաբանող, մեկնիչ, բացատրող։

To Elúde իլի՛ուտ բ, ն. Ի գերև հանել, խոյս տալ, պատրել. խաղ կամ ծաղր առնել։

Elúdible իլի՛ուտիպըլ ած. Զոր մարթ է 'ի գերև հանել կամ պատրել։

Elves էլվզ. Յոգնական Elf բառի։

E'lvelock էլվլօք գ. Հիւսք վարսից կախարդանօք։

E'lvish էլվիշ ած. Կախարդական, դիւական։

Elúmbated իլըմպէյթէտ ած. Երիկամնաժեռ, միջաբեկ, ողնաբեկ։

Elúsion իլի՛ուժըն գ. Փախուստ, խորամանկութիւն, պատրանք։ [մանկ։

Elúsive իլի՛ուսիվ ած. Պատիր, խորա-

Elúsory իլի՛ուսըրի ած. Պատիր, խաբեական, պատրողական։

To Elúte իլի՛ուտ բ, ն. Լուանալ, մաքրել, սրբել, ջնջել։

To Elútriate իլի՛ուտրիէյթ բ, ն. Արկանել յայլ աման, թափել աման յամանոյ, ամել։

Ely'sian իլիժիէն ած. Եղիսեան (ըստ բանաստեղծից), ադինաստրաս, ամենազուարճ։

Ely'sium իլիժիըմ գ. Եղիսիոն, կայանք հոգւոց երանելեաց, արքայութիւն (ըստ հեթանոսաց)։

'Em, Համառօտութիւն Them բառի։

To Emáciate իմէշիէյթ բ, ն. Հիւծել, հաշել, վատեցուցանել, նիհարացուցանել։

To Emáciate, բ, չ. Հիւծիլ, նիհարանալ, վատիլ, աղաղիլ, հաշիլ։

Emaciátion իմէշիէյշըն գ. Հիւծումն, հաշումն, նիհարութիւն։

Emaculátion իմէքիուլէյշըն գ. Անբծութիւն, մաքրութիւն, անարատութիւն։

E'manant էմէնէնթ ած. Ելեալ, ծագեալ, բղխեալ։

Emanátion էմէնէյշըն գ. Ելումն, ծագումն, բղխումն, ելողութի. հոսումն, ելք, աղբիւր։

Emánative էմէնէթիվ ած. Ելողական, բղխողական։

To Emáncipate իմէնսիփէյթ բ, ն. Ազատ կացուցանել 'ի ծառայութենէ, ազատել, դրել յազատութիւն։

Emancipátion իմէնսիփէյշըն գ. Ազատութիւն 'ի ծառայութենէ, ազատութիւն։

To Emárginate իմարճինէյթ բ, ն. Բառնալ զլուսանցս կամ զեզերս։

To Emásculate իմէսքիուլէյթ բ, ն. Թազամաւորել, ներքինացուցանել. կրացուցանել, մեղկել, թուլացուցանել։

Emasculátion իմէսքիուլէյշըն գ. Ամորձատութիւն. խզութիւն, կնատութիւն, մեղկութիւն։

To Embále էմպէյլ բ, ն. Կապել զբեռն. կապել, սրկել։

To Embálm էմպամ բ, ն. Զմռսել, խնկել, դխապատել։

Embálmer էմպամըր գ. Որ զմռսէ զմարմինս, դխապատիկ։

To Embár էմպար բ, ն. Փակել. արգելուլ, խափանել։

Embarcátion էմպարքէյշըն գ. Մուծանելն կամ դնելն 'ի նաւ. մուտք 'ի նաւ։

Embárgo էմպարկօ գ. Արգել անցից վաճառուց։

To Embárk էմպարք բ, ն. Մուծանել կամ դնել 'ի նաւ. առաքել, պարտաւորել։

To Embárk, բ, չ. Մտանել 'ի նաւ. յանձն առնուլ, պարտաւորիլ։

To Embárrass էմպէրրէս բ, ն. Շփոթել, արկանել 'ի հոգս, խափան լինել։

Embárrassment էմպէրրէսմէնթ գ. Խափան, դժուարութիւն, կնճիռն, շփոթ։

To Embáse էմպէյս բ, ն. Աղաւաղել, խանգարել, եղծանել. նուաստացուցանել, ցածուցանել, իջուցանել։

Embássador էմպէսսէտըր գ. Դեսպան, հրեշտակ, պատգամաւոր։

Embássadress էմպէսսէտրէս գ. Դեսպանուհի, կին պատգամաւոր. կին դեսպանի կամ պատգամաւորի։

E'mbassage կամ E'mbassy էմպէսսէյճ, էմպէսսի գ. Դեսպանութիւն, հրեշտակութիւն, պատգամաւորութիւն. պատգամ։

To Embáttle էմպէթթըլ բ, ն. Կարգել 'ի պատերազմ, ճակատեցուցանել։

To Embáttle, բ, չ. Հանդիսանալ 'ի մարտ, ճակատիլ։

To Embáy էմպէյ բ, ն. Լուանալ, ողողել, ոռոգանել, թանալ. փակել 'ի գոգ կամ 'ի խորշ ինչ ծովու։

To Embéllish էմպէլլիշ բ, ն. Պճնել, յօրինել, գեղեցկացուցանել, պաճուճել։

Embéllishment էմպէլլիշմէնթ գ. Զարդարանք, պաճուճանք, յօրինուած, գեղեցկութիւն։

E'mbering էմպըրինկ գ. Ծոմապահք չորից եղանակաց։ [կունք հրոյ։

E'mbers էմպըրզ գ. Գաղախ, կայծա-

E'mberweek էմպըրուիք գ. Շաբաթ ծոմապահոց չորից եղանակաց։

To Embézzle էմպէզզըլ բ, ն. Գրաւել, յափշտակել, նենգել. ուտել, սպառել, վատնել։

Embézzlement էմպէզզլմէնթ գ. Յափշտակութիւն, նենգութիւն, գրաւումն, վատնումն։

To Embláze էմպլէյզ բ, ն. Պճնազարդել, լուսազարդել, շքեղազարդել. նկարել զկընիքս տանց։

To Emblázon էմպլէյզըն բ, ն. Նկարել զնիկս տանց. պճնազարդել, երփն երփն զարդարել։

E'mblem էմպլէմ գ. Գրուագ, խորհրդաւոր նշան։

To E'mblem, բ, ն. Գրուագել, խորհրդաբար նշանակել։

Emblemátic *կամ* Emblemátical էմպլէմէթիք, էմպլէմէթիքըլ ած. Գրուագական, խորհրդաւոր, նշանական։

Emblemátically էմպլէմէթիքըլլի մ. Գրուագօրէն, խորհրդաբար, ծածկաբար։

Emblématist էմպլէմէթիսթ գ. Որ յօրինէ գրուագս կամ խորհրդաւոր նշանս, յօրինիչ գրուագաց։

E'mbolism էմպօլիզմ գ. Նահանջ (տարւոյ)։

E'mbolus էմպօլըս գ. Մխոց ջրհանի։

To Embóss էմպօս բ, ն. Այտուցանել, ուռուցանել, ելունդն գործել. խոր քանդակել. ծածկել, փակել, արկանել. գնել 'ի զարանի կամ 'ի մացառս։

Embóssment էմպօսմէնթ գ. Ցցուումն, ուռոյց, ելունդն. խորաքանդակ։

To Embóttle էմպօթթըլ բ, ն. Արկանել 'ի շիշ կամ 'ի սրուակ։

To Embówel էմպաուէլ բ, ն. Հանել զփորոտիս։

Embráce էմպրէյս գ. Գրկածութիւն, փարումն, գրկախառնութի. ըմբռնումն, ժանիք, ձիրանք. բովանդակութիւն, պարունակութիւն։

To Embráce, բ, ն. Գիրկս արկանել, փարիլ. յանձն առնուլ, ընդունել սիրով. պատել, պարփակել. ունել, բովանդակել, պարունակել. ընդունել, առնուլ. ըմբռնել։

To Embráce, բ, չ. Գիրկս արկանել։

Embrácer էմպրէյսըր գ. Գրկող, ընդգրկող, որ գիրկս արկանէ, գրկածու։

Embrásure էմպրէժըր գ. Ծակ որմոյ, պատուհան թնդանօթից։

To Embráve էմպրէյվ բ, ն. Պճնազարդել, պաճուճել, զարդարել, շքեղացուցանել, յօրինել։

To E'mbrocate էմպրօքէյթ բ, ն. Սածել, տածել։

Embrocátion էմպրօքէյշըն գ. Սածումն, դեղ տածողական։

To Embróider էմպրօյտըր բ, ն. Ասղնագործել, նկարել ասղամբ, նկարակերտել։

Embróiderer էմպրօյտըրըր գ. Ասղնեգործ, նկարակերտ։

Embróidery էմպրօյտըրի գ. Գործած ասղնենկար, գործ նկարակերտ. երփն երփն գոյն։

To Embróil էմպրօյլ բ, ն. Շփոթել, խառնիխուռն առնել, աղմկել, ամբոխել, խռովեցուցանել։

To Embróthel էմպրօթհէլ բ, ն. Փակել կամ գնել 'ի բոզանոցի։

E'mbryo *կամ* E'mbryon էմպրիօ, էմպրիօն գ. Սաղմն. գործ անկատար, ուրուական։

Eme էմ գ. Հօրեղբայր կամ մօրեղբայր։

Eméndable իմէնտէպլ ած. Ուղղելի, խրատելի։

Emendátion իմէնտէյշըն գ. Ուղղութիւն, զգաստութիւն. սրբագրութիւն։

Emendátor իմէնտէյթըր գ. Ուղղիչ, խրատիչ։

E'merald էմէրըլտ գ. Զմրուխտ։

To Emérge իմըրճ բ, չ. Ելանել 'ի վեր կամ յերեսս. երևիլ, բղխել, յառաջ գալ. համբառնալ, վերելս առնել։

Emérgence *կամ* Emérgency իմըրճէնս, իմըրճէնսի գ. Վերելք. երևումն. դէպք, պատահար, արկածք. հարկ առիթողական։

Emérgent իմըրճէնթ ած. Ծագեալ, ելեալ, երևեալ. հանդիպեալ. անակնկալ, գիպուածական։

E'merods *կամ* E'meroids էմէրօյտզ գ. Տեռատեսութիւն, թութք։ Տես Hemorrhoids.

Emérsion իմըրշըն գ. Վերելք (մոլորակաց)։

E'mery էմըրի գ. Ցղկաքար։

Emétic *կամ* Emétical իմէթիք, իմէթիքըլ ած. Ործացուցիչ, փսխեցուցիչ։

Emátically իմէթիքըլլի մ. Պատճառելով զփսխումն։

Emicátion իմիքէյշըն գ. Փայլատակումն, արձակումն կայծականց։

Emíction իմիքշըն գ. Մէզ։

To E'migrate էմիկրէյթ բ, չ. Տեղափոխել, չուել կամ խաղալ այլուր։

Emigrátion էմիկրէյշըն գ. Տեղափոխութիւն, փոխումն, չու։

E'minence *կամ* E'minency էմինէնս, էմինէնսի գ. Գերակայութիւն, բարձրութի. բարձրաւանդակ, կատար, գագաթն. վսեմութիւն, մեծութիւն, առաւելութիւն. ուռոյցք. գերագոյն կամ վերջին աստիճան. վսեմափառութիւն (տիտղոս կարդինալաց)։

E'minent էմինէնթ ած. Գերակայ, բարձր, վսեմ, պատուական։

E'minently էմինէնթլի մ. Գերագոյն, պանծագոյնս, առաւելապէս։

E'missary էմիսըրի գ. Սուրհանդակ. լրտես, դէտ. խողովակ։

Emíssion իմի՛շըն գ. Արձակումն, առաքումն, հոսանք, ըղխումն, վտակ, յորդութիւն: [հանել:
To Emít իմի՛թ բ, ն. Արձակել, առաքել,
Emménagogues էմմի՛նէկօկզ գ. Դիւրացուցիչ շրջանի արեան (դեղք):
E'mmet է՛մմէթ գ. Մրջիւն:
To Emméw էմմի՛ու բ, ն. Փակել զփետուր, նորափետուր վարդարել:
To Emmóve էմմո՛ւվ բ, ն. Շարժել:
Emóllient իմո՛լլիէնթ ած. Կակղիչ, մեղմացուցիչ:
Emóllients իմո՛լլիէնթս գ. Կակղիչ կամ մեղմացուցիչ դեղք:
Emollítion էմօլլի՛շըն գ. Կակղութիւն, մեղմումն, թուլութիւն:
Emólument իմո՛լիումէնթ գ. Օգուտ, շահ, դիւրութիւն:
Emóngst իմո՛նկսթ նխ. Տես Among.
Emótion իմո՛շըն գ. Շարժումն, յուզմունք, խռովութիւն, այլայլութիւն:
To Empále էմփէ՛յլ բ, ն. Ցցապատնէշ կանգնել. ամրացուցանել, պարսպել. պատել, շրջափակել. հանել կամ վարսել 'ի ցից:
Empánnel էմփէ՛ննէլ գ. Ցուցակ անուանց երդուելոց դատաւորաց:
To Empánnel, բ, ն. Կարգել զերդուեալս 'ի դատ քաղաքական:
Empárlance էմփա՛րլէնս գ. Այլերս վասն քննութեան դատի:
Empásm էմփէ՛զմ գ. Ծխանելի ինչ անուշահոտ:
To Empássion էմփէ՛շըն բ, ն. Շարժել զկիրս, այլայլել:
To Empéople էմփի՛փըլ բ, ն. Լնուլ մարդկամբ, բազմամարդ առնել:
E'mperor է՛մփըրըր գ. Կայսր, կեսար, ինքնակալ:
E'mpery է՛մփէրի գ. Կայսերութի, ինքնակալութիւն:
E'mphasis է՛մֆէսիս գ. Ազդուութիւն խօսից:
Emphátic *կամ* Emphátical էմֆէ՛թիք, էմֆէ՛թիքէլ ած. Ազդողական, ազդու, հզօր. խառողիչ, լուսափայլ. առ երևոյթ:
Emphátically էմֆէ՛թիքէլլի մ. Ազդու բանիւք, քաջ. առ երևոյթս, ըստ երևութին:
Emphysématous էմֆիսի՛մէթըս ած. Ուռուցեալ, այտուցեալ:
To Empiérce էմփի՛րս բ, ն. Ծակել, հերձանել, պատառել, հատանել:
Empíght էմփա՛յթ ած. Եդեալ, հաստատեալ, յեցեալ:
E'mpire է՛մփայր գ. Կայսերութի, ինքնակալութիւն, միահեծան տէրութիւն. թագաւորութիւն, տէրութիւն:
Empíric *կամ* Empírical էմփի՛րիք, էմփի՛րիքէլ ած. Փորձառական, փորձառու. սուտ, խաբեբայ:
Empíric էմփի՛րիք *կամ* է՛մփիրիք գ. Փորձառական կամ փորձառու բժիշկ, բժիշկ խաբեբայ:
Empírically էմփի՛րիքէլլի մ. Փորձառութեամբ, փորձառական հմտութբ. շատախօսութեամբ, սնոտի բանիւք:
Empíricism էմփի՛րիսիզմ գ. Փորձառութիւն, փորձառական հմտութի, հարևանցի գիտութիւն, շաղփաղփութիւն:
Empláster էմփլէ՛սթըր գ. Սպեղանի: Տես Plaster.
To Empláster, բ, ն. Դնել սպեղանիս 'ի վերայ:
Emplástic էմփլէ՛սթիք ած. Մածուցիկ, նման սպեղանեաց:
To Empléad էմփլի՛տ բ, ն. Ամբաստանել, դատախազել, չարախօս լինել:
Emplóy էմփլո՛յ գ. Զբաղումն, պարապումն, կրթութիւն. գործ, պաշտօն:
To Emplóy, բ, ն. Ի կիր արկանել, վարել. անցուցանել, ծախել, վատնել. պարապեցուցանել, պատաղեցուցանել:
Emplóyable էմփլո՛յէպըլ ած. Զոր մարթ է 'ի կիր արկանել կամ վարել:
Emplóyer էմփլո՛յըր գ. Որ 'ի կիր արկանէ կամ վարէ:
Emplóyment էմփլո՛յմէնթ գ. Զբաղումն, գործ. գործառնութիւն. պաշտօն. գործ յանձն առեալ, յանձնարարութիւն:
To Empóison էմփո՛յզըն բ, ն. Թունել, թունաւորել, դեղակուր առնել:
Empóisoner էմփօյզընըր գ. Թունաւորիչ, դեղատու:
Empóisonment էմփո՛յզընմէնթ գ. Թունումն, դեղատուութիւն:
Empóretic էմփո՛րէթիք ած. Վաճառաց, առևտրոց:
Empórium էմփո՛րիըմ գ. Վաճառանոց, տեղի վաճառաց, քաղաք բազմավաճառ:
To Empóverish էմփո՛վէրիշ բ, ն. Աղքատացուցանել, անանկացուցանել. բառնալ զարգաւորութիւնն:
Empóverisher էմփո՛վէրիշըր գ. Աղքատացուցիչ. որ անարգաւոր առնէ:
Empóverishment էմփո՛վէրիշմէնթ գ. Աղքատութիւն, չքաւորութիւն, նուաղումն:
To Empówer էմփա՛ուըր բ, ն. Վաւերացուցանել, տալ իշխանութիւն. զօրացուցանել, կարողացուցանել:
E'mpress է՛մփրէս գ. Կայսրուհի, թագուհի, դշխոյ:
Emprise էմփրա՛յզ գ. Ձեռնարկ վտանգաւոր, գործ քաջութեան, ձեռնարկութի:

E'mptier էմփթիըր գ. Դատարկիչ, որ պարապ կացուցանէ:
E'mptiness էմփթինէս գ. Դատարկութիւն, ունայնութիւն. դատարկ տեղի:
E'mption էմշըն գ. Գնումն:
E'mpty էմփթի ած. Դատարկ, Թափուր, ունայն, պարապորդ. ընդունայն, նսեմ. ամենայն, զուրկ. անսուաղ, անկերակուր. անխորհուրդ, անիմաստ, անպտուղ, սին:
To E'mpty, բ, ն. Դատարկել, դատարկացուցանել, հանել, Թափել, արկանել:
To Empúrple էմփէրփըլ բ, ն. Ծիրանեգոյն ներկել, յօրինել 'ի գոյն ծիրանւոյ:
To Empúzzle էմփէզզըլ բ, ն. Շփոթել, արկանել 'ի վարանս, խափան լինել:
Empyéma էմփայիմէ գ. Խղխայթ կամ շարաւ (կրծոց):
Empy'real էմփիրիըլ ած. Հրեղէն (երկնից):
Empyréan էմփիրիըն գ. Հրեղէն երկինք:
E'mpyreum *կամ* Empyréuma էմփիրիըմ, էմփիրիումէ գ. Հոտ այրեցածոյ:
Empyreumátical էմփիրիումէթիքըլ ած. Խանձահոտ, խանձահամ:
Empyrósis էմփիրօսիս գ. Այրումն, կիզումն, հրդեհ, հրայրեացք:
To E'mulate էմիուլէյթ բ, ն. Նախանձիլ, նախանձ բերել, հետամուտ լինել, ելևէս առնել. նմանող լինել, յանձին բերել զնըմանութիւն. նախանձաւոր լինել:
Emulátion էմիուլէշըն գ. Նախանձ, նախանձաւորութիւն, հետամտութիւն, ելևէլք զմիմեամբք, մրցումն, ձիգն:
E'mulative էմիուլէթիվ ած. Նախանձաւոր, հետամուտ:
Emulátor էմիուլէթըր գ. Նախանձորդ, նախանձաւոր, հետամուտ:
To Emúle էմիուլ բ, ն. Տես to Emulate.
To Emúlge իմըլճ բ, ն. Կթել (զկաթն):
Emúlgent իմըլճէնթ ած. Կթիչ (շնչերակ):
E'mulous էմիուլըս ած. Նախանձաւոր, նախանձորդ, հետամուտ, հակառակորդ, ախոյեան, հակառակամարտ, հակառակ:
E'mulously էմիուլըսլի մ. Մրցմամբ, մի զմիով ելևէս արարեալ:
Emúlsion իմըլշըն գ. Կիթ կամ քամած (դեղ):
Emúnctories իմընքթըրիզ գ. Մզարանք (հիւթոց մարմնոյ):
To Enáble էնէյպլ բ, ն. Յարմար գործել, բաւական առնել, կարողացուցանել, տալ զօրութիւն:
Enáct էնէքթ գ. Խորհուրդ, վճիռ:
To Enáct, բ, ն. Գործել, առնել, կատարել. սահմանել, կարգել, օրինադրել, վճռել. առաջի առնել առենի:

Enáctor էնէքթըր գ. Օրէնսդիր, օրինադիր. առնող, գործող, կատարող:
Enállage էնէլլէճի գ. Փոխադրութիւն կամ փոխանակութիւն (բառ քերականաց):
To Enámbush էնէմպուշ բ, ն. Դնել կամ կացուցանել 'ի դարանի, դարանամուտ առնել:
Enámel էնէմէլ գ. Կիտուած, կիտուածանկար:
To Enámel, բ, ն. Պատել կիտուածով. կիտուածօրէն զարդարել:
To Enámel, բ, չ. Կիտուածագործ լինել:
Enámeller էնէմէլըր գ. Կիտուածագործ:
To Enámour էնէմըր բ, ն. Բորբոքել 'ի սէր, սիրացուցանել:
Enarrátion էնէրրէշըն գ. Պատմութիւն, ճառ, մեկնութիւն:
Enarthrósis էնարթրօսիս գ. Յօդ ոսկերաց, յօդակապութիւն:
Enatátion ինէթէշըն գ. Փախուստ կամ զերծումն 'ի լող:
Enáunter էնանթըր մ. Գուցէ, զի մի:
To Encáge էնքէյճ բ, ն. Արկանել 'ի վանդակ կամ 'ի դառադեղ. փակել, արգելուլ:
To Encámp էնքէմփ բ, չ. Բանակիլ, բանակ հարկանել:
To Encámp, բ, ն. Բանակեցուցանել:
Encámpment էնքէմփմէնթ գ. Բանակումն. բանակ: [մարանի:
To Encáve էնքէյվ բ, ն. Ծածկել 'ի շտե-
Encéinte էնսէյնթ գ. Պարիսպ, շրջափակ:
To Encháfe էնչէյֆ բ, ն. Բորբոքել, գրգռել, զայրացուցանել:
To Encháin էնչէյն բ, ն. Կապել կամ արկանել 'ի շղթայս. աղխաղխել, շղկապել, շղթայակապ յօդել:
To Enchánt էնչէնթ բ, ն. Դիւթել, Թովել, հմայել, կախարդել. յափշտակել ըզմիտս, զմայլեցուցանել:
Enchánter էնչէնթըր գ. Դիւթ, Թովիչ, կախարդ:
Enchántingly էնչէնթինկլի մ. Դիւթութեամբ, Թովչութեամբ ինն. յափշտակելով զմիտս:
Enchántment էնչէնթմէնթ գ. Դիւթութիւն, Թովչութիւն, կախարդութիւն, հըմայք. յափշտակութիւն մտաց, զմայլումն:
Enchántress էնչէնթրէս գ. Վհուկ, կին կախարդ. յափշտակիչ մտաց, սիրալի, գեղեցիկ յոյժ:
To Enchase էնչէյս բ, ն. Ագուցանել, ընդելուզանել, յեռել, ականակապ յօրինել:
Encheason էնչիզըն գ. Առիթ, պատճառ:
To Encírcle էնսըրքըլ բ, ն. Պատել, շըրջապատել, բոլորել, պար առնուլ շուրջանակի:

Encírclet էնսէ՛րքլէթ գ. Շրջանակ, բոլորակ, օղ, մանեակ:

Enclítics էնքլի՛թիքս գ. Կեայք առոգանութեան 'ի շեշտել զնախընթաց ձայնաւորն, հակողականք:

To Enclóse էնքլո՛զ բ, ն. Շուրջ փակել, ցանկել, պարփակել. ագուցանել:

Enclóser էնքլո՛զըր գ. Որ ցանկով պատէ կամ շուրջ փակէ. փակարան:

Enclósure էնքլո՛ժիուր գ. Փակումն. փակարան. ցանկ. սահման. կիրճ, անցք. պատնէշ, պատուար. արգելարան:

Encómiast էնքո՛միէսթ գ. Ներբողիչ, գովասան, գրուատիչ:

Encomiástic կամ Encomiástical էնքոմիէ՛սթիք, էնքոմիէ՛սթիքէլ ած. Ներբողական, գովասանական:

Encómium էնքո՛միըմ գ. Ներբող, ներբողեան, գովեստ:

To Encómpass էնքը՛մփէս բ, ն. Շուրջ պատել, պաշարել, պարփակել, ունել:

Encómpassment էնքը՛մփէսմէնթ գ. Շրջաբանութիւն:

Encóre էնքո՛ր մ. Վերստին, դարձեալ:

Encóunter էնքա՛ունթըր գ. Մենամարտութիւն. մարտ. կագ, հակառակութիւն, ընդդիմամարտութիւն. պատահումն, դիպուած, առիթ:

To Encóunter, բ, ն. Ի դիմի հարկանել, ընդառաջ ելանել. ընդհարկանել, բաղխել. ընդդիմանալ, հակառակել. պատահել, հանդիպել, գտանել:

To Encóunter, բ, չ. Ի դիմի հարկանիլ, բաղխիլ ընդ միմեանս, կռուիլ. ընդառաջ ելանել. պատահել, հանդիպել. մառչիլ:

Encóunterer էնքա՛ունթըրըր գ. Ընդդիմամարտ, հակառակորդ, ախոյեան, թշնամի. որ ընդառաջ ելանէ:

To Encóurage էնքը՛րէճ բ, ն. Սրտապնդել, քաջալերել, խրախուսել:

Encóuragement էնքը՛րէճմէնթ գ. Քաջալերութիւն, խրախոյս:

Encóurager էնքը՛րէճըր գ. Քաջալերիչ, խրախուսիչ, քաջալեր:

To Encróach էնքրո՛չ բ, ն. Գրաւել, յափշտակել, տիրապետել:

To Encróach, բ, չ. Սողոսկիլ, մտանել, անցանել:

Encróacher էնքրո՛չըր գ. Գրաւող, յափշտակիչ. որ յարամիտ 'ի ներքս մտանէ առ 'ի տիրապետել:

Encróachment էնքրո՛չմէնթ գ. Գրաւումն, յափշտակութիւն առ սակաւ սակաւ. յարամիտ մուտք 'ի ներքս:

To Encúmber էնքը՛մպըր բ, ն. Նեղել, խափանել, խոչ կամ խափան լինել, պաշարել. դժուարացուցանել. ճնշել ընդ պարտեօք:

Encúmbrance էնքը՛մպրէնս գ. Արգել, խափան, խոչ, կնճիռ. բեռն, վիշտ, նեղումն:

Ency'clical էնսի՛քլիքէլ ած. Շրջաբերական (նամակ կամ կոնդակ):

Encyclopédia կամ Encyclopédy էնսայքլոփի՛տիէ, էնսայքլոփի՛տի գ. Ներշրջանակաց գիտութիւն, գրութիւն կամ հմտութիւն ամենայն ուսմանց. համրաձառ գիրք, բառագիրք:

Ency'sted էնսի՛սթէտ ած. Փակեալ 'ի պարկի կամ 'ի քսակի (ըստ վիրաբուժից):

End էնտ գ. Վախճան, աւարտ, կատարումն, լրումն. եզր, ծայր, սահման. ելք, գլուխ. պատճառ, դիտաւորութիւն, միտք. կէտ, ամբոկ. մահ, կատարած կենաց: An end, ուղիղ, կանգուն: Most an end, հաստատակորէն, սովորաբար, իբր 'ի բազում:

To End, բ, ն. Վախճանել, աւարտել, կատարել, յանգ հանել, յաւարտ հասուցանել, կնքել. վճարել, սպանանել:

To End, բ, չ. Աւարտիլ, կատարիլ, յանգ ելանել. վախճանիլ, զրաւիլ 'ի կենաց. յանգիլ, կնքիլ, 'ի գլուխ ելանել. կասիլ, դադարիլ, վախճան առնուլ. վախճանել զբանն, լռել:

To Endámage էնտէ՛միճ բ, ն. Վնասել, ապականել, եղծանել:

To Endánger էնտէ՛նճըր բ, ն. Վտանգել, արկանել 'ի վտանգ:

To Endéar էնտի՛ր բ, ն. Առնել սիրելի, սիրելի կամ հաճոյ ընծայել, հաճոյացուցանել:

Endéarment էնտի՛րմէնթ գ. Գգուանք, քաղցրութիւն. սիրելութիւն, հաճոյականութիւն:

Endéavour էնտէ՛վըր գ. Ճիգն, ջանք, փոյթ, աշխատութիւն:

To Endéavour, բ, չ. Ջանալ, գուն գործել, նկրտիլ:

To Endéavour, բ, ն. Գուն գործել, զամենայն փոյթ 'ի մէջ առնուլ, ձգնիլ:

Endéavourer էնտէ՛վըրըր գ. Որ ջանայ կամ գուն գործէ:

Endécagon էնտէ՛քէկօն գ. Մետասանանկիւն, մետասանկողմեան:

Endémiale, Endémic կամ Endémical, էնտի՛միէլ, էնտէ՛միք, էնտէ՛միքէլ ած. Գաւառական կամ ազգային (ախտ կամ խօթութիւն):

To Endénize էնտէ՛նիզ բ, ն. Ազատել, ազատ կացուցանել, արձակել:

To Endíct կամ to Endíte էնտա՛յթ բ, ն. Ամբաստանել գրով. գրել, արձանացուցանել 'ի գիր:

Endíctment կամ Endítement էնտա՛յթ-

մէնթ գ. Գիր ամբաստանութեան, յայտարարութիւն:

E'ndive էնտիվ գ. Եղեգ, դառնիճ, եղերդ, եղերդակ:

E'ndless էնտլէս ած. Անվախճան, անեզր, անսահման, անհուն, մշտնջենաւոր, անսպառ:

E'ndlessly էնտլէսլի մ. Անվախճան, անդադար, միշտ, յաւիտեան. յանբաւս:

E'ndlessness էնտլէսնէս գ. Անեզրութիւն, մշտնջենաւորութիւն, անբաւութիւն. բոլորակութիւն:

E'ndlong էնտլօնկ մ. Ուղիղ, ուղղակի, ուղղաձիգ, անխոտոր:

E'ndmost էնտմօսթ ած. Վերջին, կարի հեռաւոր, հեռաձիգ:

To Endórse էնտօ́րս բ, ն. Գրել 'ի յետին կողմն թղթոյն. մակագրել, գրել զվերնագիր նամակաց. ծածկել զթիկունս, արկանել 'ի վերայ թիկանց:

Endórsement էնտօ́րսմէնթ գ. Մակագրութիւն, մակագիր. վերնագիր նամակի. ստորագրութիւն, վաւերականութիւն, վկայութիւն:

To Endów էնտա́ու բ, ն. Օժտել, տալ օժիտս, վարձանս արկանել. զարդարել, շնորհազարդել. պարգևել, շնորհել, մեծացուցանել:

Endówment էնտաումէնթ գ. Օժիտ, պըռոյգ. պարգև, ձիրք. հասոյթ, եկամուտ. ձիրք կամ պարգև բնութեան:

To Endúe էնտիու բ, ն. Զգեցուցանել, զարդարել, պճնել, շնորհազարդել:

Endúrance էնտիուրէնս գ. Տևողութիւն, երկարատևութիւն. համբերութիւն, ժուժկալութիւն. յապաղումն, յերկարաձգութիւն:

To Endúre էնտիուր բ, ն. Հանդուրժել, համբերել, տանել, յանձն առնուլ:

To Endúre, բ, չ. Տևել, մնալ, կալ. տոկալ, հանդուրժել:

Endúrer էնտիուրըր գ. Կրող, ժուժկալ, համբերող, որ տանի. որ տևէ կամ մնայ:

E'ndwise էնտուայզ մ. Ուղղակի, չեշտակի, կանգուն, ուղղաձիգ:

To E'necate էնիքէյթ բ, ն. Սպանանել, սատակել, կորուսանել:

E'nemy էնիմի գ. Թշնամի. ոսոխ, հակառակորդ, ախոյեան. ատելի. բանսարկու, սատանայ, դև:

Energétic էնէրճէթիք ած. Ազդու, ազդողական, զօրաւոր. ներգործող:

E'nergy էնէրճի գ. Ազդուութիւն, ներգործութիւն, զօրութիւն, ուժգնութիւն:

To Enérvate էնէրվէյթ բ, ն. Ջլատել, թուլացուցանել, կթուցանել, վատթարել:

Enervátion էնէրվէյշըն գ. Ջլատումն. ակարութիւն, թուլութիւն:

To Enérve էնէրվ բ, ն. Ջլատել, թուլացուցանել, կթուցանել:

To Enfámish էնֆէմիշ բ, ն. Սովեցուցանել, սովալլուկ կամ սովամահ առնել, նըքթեցուցանել:

To Enfeéble էնֆիպլ բ, ն. Տկարացուցանել, լքուցանել, ուժաթափ առնել:

To Enféoff էնֆէֆ բ, ն. Տալ 'ի վիճակ կամ 'ի կալուած:

Enféoffment էնֆէֆմէնթ գ. Վիճակատուութիւն:

To Enfétter էնֆէթթըր բ, ն. Արկանել 'ի կոճեղս կամ 'ի շղթայս:

Enfiláde էնֆիլէյտ գ. Անձուկ մայր, կիրճ. կապան. շարք:

To Enfiláde, բ, ն. Հարկանել կամ ձեղքել ընդ մէջ կարգաւ: [քել:

To Enfíre էնֆայըր բ, ն. Վառել, բոցբո-

Enfórce էնֆօ́րս գ. Ոյժ, զօրութիւն, ուժգնութիւն, սաստկութիւն, քաջութիւն:

To Enfórce, բ, ն. Զօրացուցանել, սաստկացուցանել, պնդել. ստիպել, մղել. դըրդել, շարժել. բռնի առնել, բռնադատել, նեղել. հարստահարել:

To Enfórce, բ, չ. Ստիպել, բռնադատել, 'ի նեղ արկանել, յայտնի կամ քաջայայտ ցուցանել:

Enfórcedly էնֆօ́րսէտլի մ. Բռնի, բռնութեամբ, ուժգին, ակամայ, 'ի հարկէ:

Enfórcement էնֆօ́րսմէնթ գ. Բռնութիւն, բռնադատութիւն. ուժգնութիւն, զօրութիւն. ապացոյց, յաղթահարութիւն. հարկ, ստիպումն:

Enfórcer էնֆօ́րսըր գ. Մղող, բռնադատող, որ բռնի առնէ:

Enfóuldred էնֆաուլտըրտ ած. Կայծակնախառն, փայլակնացայտ, շանթալից:

To Enfránchise էնֆրէնչիզ բ, ն. Ազատ առնել, գրել յազատութիւն, առնել քաղաքացի. ազատել, փրկել. թողուլ յազատութիւն, արձակել:

Enfránchisement էնֆրէնչիզմէնթ գ. Ազատագրութիւն, ազնուականութիւն, արտօնութիւն քաղաքացւոյ. ազատութիւն, փրկութիւն:

Enfrózen էնֆրօ́զըն ած. Սառուցեալ:

To Engáge էնկէյճ բ, ն. Երաշխաւոր լինել, խոստանալ, յանձն առնուլ, պարտաւորել զանձն. գրաւ արկանել. ձգել, արկանել, մխել. յարել, միաւորել. յանկուցանել, որսալ. դաշինս կնքել, հաստատել. միջամուխ լինել. ունել, վարել. գլխագրաւ լինել, մխել 'ի պատերազմ:

To Engáge, բ, չ. Պատերազմել, կռուել,

տալ մարտ պատերազմի, յարձակիլ 'ի վերայ. յանձն առնուլ, մխել, արկանել զանձն, կուսակից լինել:

Engágement էնկէյճմէնթ գ. Գրաւ, երաշխաւորութիւն. խոստումն, յանձնառութիւն. միաբանութիւն, կուսակցութի. փոյթ, մասպրութիւն. կռիւ, մարտ, պատերազմ. առիթ, դիպողութիւն:

To Engáol էնճէյլ բ, ն. Բանտել, արգելուլ 'ի բանտի:

To Engárrison էնկէրրիսըն բ, ն. Կարգել 'ի վերայ պահականոցս; ամրացուցանել:

To Engénder էնճէնտըր բ, ն. Ծնանել. բուսուցանել, յառաջ բերել, ածել, բերել, առթել:

To Engénder, բ, չ. Ծնանիլ, բուսանիլ, բղխել, ելանել:

E'ngine էնճին գ. Մեքենայ, գործիք. ջրհան հրդեհահանաց. հնարք, ճարտարութի:

Enginéer էնճինիր գ. Ճարտարագործ, գտակ կամ վարիչ հրազինուց:

E'nginery էնճինրի գ. Հրազինութիւն, գործածութիւն հրազինուց. պատերազմական գործիք, հրազէնք, հրանօթք:

To Engírd էնկըրտ բ, ն. Պատել, ընդ մէջ ածել:

E'ngle էնկկըլ գ. Խաղ, պատրանք, հաճէք:

E'nglish ինկլիշ ած. Անգղիացի. անգղիական, անգղիացւոց:

To E'nglish, բ, ն. Անգղիացուցանել, թարգմանել կամ յեղուլ յանգղիական բարբառ:

To Englút էնկլըթ բ, ն. Կլանել, ընկլուզանել. խձողել:

To Engóre էնկօր բ, ն. Հերձանել, պատառատել, կեղեքել:

To Engórge էնկօրճ բ, ն. և չ. Կլանել, ընկլուզանել, ուտել, լափլիզել:

To Engráil էնկրէյլ բ, ն. Ցատել կամ գծել կորաձև:

To Engráin էնկրէյն բ, ն. Ներկել յորդան կարմիր:

To Engrápple էնկրէփփըլ բ, ն. Կռուիլ, մարտնչել, հարկանել զմիմեանս. յառնել 'ի վերայ միմեանց:

To Engrásp էնկրէսփ բ, ն. Պինդ ունել, ըմբռնել:

To Engráve էնկրէյվ բ, ն. Փորագրել, քանդակել. ցետել, գծել. դրոշմել, տպաւորել. թաղել, ընդաւաղել:

Engráver էնկրէյվըր գ. Փորագրող, քանդակող:

To Engríeve էնկրիվ բ, ն. Նեղել, տանջել, վշտացուցանել, վշտագնել:

To Engróss էնկրօս բ, ն. Սաստկացուցանել. թանձրացուցանել. առաւելուլ, աճեցուցանել. գիրացուցանել. թանկագին վաճառել զգիւրագին առեալ վաճառս, գնել զամենայն զվաճառն առ 'ի լինել մենավաճառ. արձանացուցանել, գաղափարել:

Engrósser էնկրօսըր գ. Մենավաճառ, որ թանկագին վաճառէ:

Engróssment էնկրօսմէնթ գ. Մենավաճառութիւն, թանկագին վաճառ:

To Enguárd էնկարտ բ, ն. Պահել, պահպանել, պաշտպանել, զգուշանալ:

To Enhánce էնհէնս բ, ն. Ամբառնալ, ունել 'ի վեր. վերացուցանել, բարձրացուցանել. մեծացուցանել. ծանրացուցանել, առաւելուլ, աճեցուցանել:

Enháncement էնհէնսմէնթ գ. Աճումն, առաւելութիւն, մեծութիւն, ծանրութի:

Enígma ինիկմը գ. Առեղծուած, առակ, խրթնաբանութիւն:

Enigmátical էնիկմէթիքէլ ած. Առակաւոր, այլաբանական, նման, խրթին:

Enigmátically էնիկմէթիքէլլի մ. Առեղծուածովք, առակաբար, առակաւ:

Enígmatist ինիկմէթիսթ գ. Առակախօս, առակաբան, խրթնաբան:

To Enjóin էնճօյն բ, ն. Յանձնել, պատուիրել, հրամայել:

Enjóiner էնճօյնըր գ. Որ յանձնէ կամ պատուիրէ:

Enjóinment էնճօյնմէնթ գ. Յանձնարարութիւն, պատուէր, հրաման:

To Enjóy էնճօյ բ, ն. Վայելել, ժառանգել, ունել, 'ի վար արկանել. զուարճանալ, ուրախանալ:

To Enjóy, բ, չ. Վայելել, զմայլիլ ուրախութեամբ, կեալ բարօրութեամբ:

Enjóyer էնճօյըր գ. Վայելող, ստացող:

Enjóyment էնճօյմէնթ գ. Վայելք, երջանկութիւն, զուարճութիւն:

To Enkíndle էնքինտըլ բ, ն. Վառել, բորբոքել. գրգռել, զարթուցանել:

To Enlárge էնլարճ բ, ն. Լայնել, ընդարձակել, բանալ. տարածել, ծաւալել. մեծացուցանել, առաւելուլ. ընդլայնել, երկարել, յաճախել. թողուլ, ազատել:

To Enlárge, բ, չ. Ընդարձակել կամ երկարել զբանս:

Enlárgement էնլարճմէնթ գ. Ընդարձակութիւն, առաւելութիւն, աճումն, ծաւալումն. ընդլայնումն, ճոխաբանութիւն. ազատութիւն:

Enlárger էնլարճըր գ. Լայնիչ, ընդարձակող:

To Enlíght էնլայթ բ, ն. Լուսաւորել, պայծառացուցանել:

To Enlíghten էնլայթըն բ, ն. Լուսաւորել, լուսաւոր լինել. պայծառացուցանել:

Enlíghtener էնլայթընըր գ. Լուսաւորիչ, լուսատու, պայծառացուցիչ:

To Enlínk էնլի՛նք բ, ն. Կապել, յօդել:

To Enlíven էնլա՛յվըն բ, ն. Կենդանացուցանել. արծարծել, բորբոքել. զուարճացուցանել, զուարթացուցանել. խրախուսել:

Enlívener էնլա՛յվընըր գ. Կենդանացուցիչ. բորբոքիչ, արծարծիչ. զուարճացուցիչ, խրախուսիչ:

To Enlúmine էնլիւ՛մին բ, ն. Լուսաւորել, պայծառացուցանել:

To Enmárble էնմա՛րպըլ բ, ն. Կրճացուցանել, դարձուցանել 'ի մարմարիոն, քարացուցանել, կարծրացուցանել:

To Enmésh էնմէ՛շ բ, ն. Որսալ, ըմբռնել, թակարդել:

E'nmity է՛նմիթի գ. Թշնամութիւն, ատելութիւն, ոխ. հակառակութիւն. չարութիւն, չարիք, վնաս, վնասակարութիւն:

Ennéagon էննի՛էկօն գ. Իննանկիւն, իննակողմեան:

Enneátical էննիէ՛թիքէլ ած. Իններորդ (օր կամ տարի):

To Ennóble էննօ՛պըլ բ, ն. Ազնուացուցանել, ազնուական առնել. մեծացուցանել, բարձրացուցանել. երեւելի կամ անուանի առնել:

Ennóblement էննօ՛պըլմէնթ գ. Ազնուացուցումն, ազնուականութի. աստիճան բարձրութեան, մեծութիւն, աւագութիւն:

Enodátion էնօտէ՛շըն գ. Արձակումն, քակումն, լուծումն. մեկնութիւն, բացայայտութիւն:

Enórmity ինօ՛րմիթի գ. Զարտուղութիւն, անչափութիւն. անկարգութիւն, եղծումն, ապականութիւն. դժնդակութի, եղեռն:

Enórmous ինօ՛րմըս ած. Տարապայման, անչափ, անկանոն. անձեւի, վիթխարի, մեծ. անկարգ, անհեթեթ. եղեռնաւոր, չարաչար, նողկալի, ահագին:

Enórmously ինօ՛րմըսլի մ. Յանչափս, մեծապէս, կարի յոյժ, չարաչար:

Enórmousness ինօ՛րմըսնէս գ. Անչափութիւն չարութեան, չարութիւն:

Enóugh ինը՛ֆ ած. Բաւական:

Euóugh, գ. Բաւական, շատ:

Enóugh, մ. Ըստ բաւականին, ըստ կարի. բաւ է, շատ:

Enów ինա՛ու. Յոգնական Enough բառի, և նշանակէ՝ ըստ բաւականին:

To Enráge էնրէ՛յճ բ, ն. Գրգռել, զայրացուցանել, բերել 'ի բարկութիւն:

To Enránge էնրէ՛նճ բ, ն. Կարգել, զետեղել, դասաւորել:

To Enránk էնրէ՛նք բ, ն. Կարգել, դասաւորել, դնել 'ի կարգի:

To Enrápt էնրէ՛փթ բ, ն. Յափշտակել ըզմիտս, զմայլեցուցանել:

To Enrápture էնրէ՛փչըր բ, ն. Յափշտակել զմիտս, զմայլեցուցանել:

To Enrávish էնրէ՛վիշ բ, ն. Յափշտակել զմիտս, զմայլեցուցանել:

Enrávishment էնրէ՛վիշմէնթ գ. Յափշտակութիւն մտաց, զմայլումն:

To Enrích էնրի՛չ բ, ն. Մեծացուցանել, ճոխացուցանել. պարարտացուցանել, պըտղաբեր առնել. լնուլ, լցուցանել:

Enríchment էնրի՛չմէնթ գ. Մեծութիւն, հարստութիւն, ճոխութիւն. աճումն, առաւելութիւն, ընդարձակութիւն:

To Enrídge էնրի՛ճ բ, ն. Ուռուցանել (զծով):

To Enríng էնրի՛նկ բ, ն. Կապել, բոլորել:

To Enrípen էնրա՛յփըն բ, ն. Հասունացուցանել:

To Enróbe էնրօ՛պ բ, ն. Զգեցուցանել, զգեստաւորել, արկանել զհանդերձ կամ զպատմուճան:

To Enról էնրօ՛լ բ, ն. Գրել զանունն 'ի ցուցակի, կարգել 'ի թիւ, դասակարգել, յիշատակել, արձանագրել. պատել, պատատել, փաթութել:

Enróller էնրօ՛լլըր գ. Որ անցուցանէ 'ի ցուցակն կամ 'ի գիր:

Enrólment էնրօ՛լմէնթ գ. Ցուցակ, համար, դասակարգութիւն, յիշատակարան, արձանագիր:

To Enróot էնրո՛ւթ բ, ն. Արմատացուցանել, խորարմատ անկել:

To Enróund էնրա՛ունտ բ, ն. Պատել, բոլորել, պարփակել:

Ens էնզ գ. Էակ, գոյակ. գոյացութիւն կամ բովանդակութի (ըստ քիմիականաց):

Ensámple էնսէ՛մփըլ գ. Օրինակ, գաղափար:

To Ensámple, բ, ն. Օրինակել, տալ զօրինակ կամ զգաղափար:

To Ensánguine էնսէ՛նկուին բ, ն. Արեամբ շաղախել կամ ոռոգանել:

To Enschédule էնսքէ՛տիուլ բ, ն. Գրել 'ի տոմսակի կամ 'ի մուրհակի:

To Enscónce էնսքօ՛նս բ, ն. Ծածկել, թագուցանել, պատսպարել:

To Enséam էնսի՛մ բ, ն. Կարել (ասղամբ):

To Enséar էնսի՛ր բ, ն. Տապել, խարել, խարանս արկանել:

To Enshíeld էնշի՛լտ բ, ն. Ծածկել, պաշտպանել, պատսպարել, հովանի լինել:

To Enshríne էնշրա՛յն բ, ն. Պահել զգուշութեամբ իբրև զսրբազան ինչ:

E'nsiform է՛նսիֆօրմ ած. Սուսերաձեւ:

E'nsign է՛նսայն գ. Դրօշ. նշան, նշանակ. զինուոր դրօշակիր:

E'nsignbearer է՛նսայնպէրըր գ. Դրօշակիր:

To Ensláve էնսլէյվ բ, ն. Գերել, վարել 'ի գերութիւն. նուաճել, 'ի հարկի ծառայութեան կացուցանել:

Enslávement էնսլէյվմէնթ գ. Գերութիւն, անարգ ծառայութիւն:

Ensláver էնսլէյվըր գ. Գերիչ, գերեվար, ծառայեցուցիչ:

To Ensúe էնսիու բ, ն. Զհետ երթալ, ունել:

To Ensúe, բ, չ. Զհետ գալ, հետեւել, յաջորդել:

Ensúrance էնշուրէնս գ. Ապահովութիւն, երաշխաւորութիւն, խոստումն:

Ensúrancer էնշուրէնսըր գ. Ապահովիչ, երաշխաւոր:

To Ensúre էնշուր բ, ն. Ապահովել, տալ երաշխաւորութիւն, վստահացուցանել, խոստանալ:

Ensúrer էնշուրըր գ. Ապահովիչ, երաշխաւոր:

Entáblature *կամ* Entáblement էնթէպլէչուր, էնթէպըլմէնթ գ. Մակասիւն (ըստ ճարտարապետաց):

Entáil էնթէյլ գ. Հաստատութիւն, օրէնք, կանոն. դրուագ:

To Entáil, բ, ն. Հաստատել, կարգել, դնել, տալ. հատանել:

To Entáme էնթէյմ բ, ն. Ընտելացուցանել, նուաճել, հնազանդեցուցանել:

To Entángle էնթէնկըլ բ, ն. Պատատել, շաղել, պաշարել. խառնակել, խառնիխուռն առնել, դժուարացուցանել. արգելուլ, խափան լինել. որսալ, ունել, ըմբռնել:

Entánglement էնթէնկըլմէնթ գ. Կնճիռն, շփոթ, արգել, դժուարութիւն:

Entángler էնթէնկլըր գ. Որ կնճիռն յարուցանէ կամ խափան լինի:

To E'nter էնթըր բ, ն. Մտանել, մտանել 'ի ներքս. միջամուխ լինել, տալ զանձն. մուծանել, ընդունել. արձանագրուցանել 'ի գիր, գրել:

To E'nter, բ, չ. Մտանել. խորամուխ լինել, թափանցել. միջամուխ լինել, արկանել կամ տալ զանձն. սկսանիլ, ձեռնարկանել. առնուլ, ընդունել:

Enterdéal էնթըրտիլ գ. Պայմանադրութիւն, իրաւախոհութիւն, դաշն:

E'ntering էնթըրինկ գ. Մուտք, դուռն:

To Enterláce էնթըրլէյս բ, ն. Պատատել, խառնակել, հիւսել ընդ միմեանս:

Enterócele էնթիրօսիլ գ. Աղեթափութիւն, փոշտանկութիւն:

Enterólogy էնթիրօլօճի գ. Ընդերաբանութիւն:

Enterómphalos էնթիրօմֆէլօս գ. Պորտանկութիւն:

Enterpárlance էնթըրփարլէնս գ. Խօսակցութիւն, խորհրդակցութիւն:

Enterpléader էնթըրփլիտըր գ. Միջանկեալ խորհուրդ կամ քննութիւն վասն դատի:

E'nterprise էնթըրփրայզ գ. Ձեռնարկ վտանգաւոր, ձեռնարկութիւն, խորհուրդ, առաջարկութիւն:

To E'nterprise, բ, ն. Ձեռնարկել, բուռն հարկանել, փորձ փորձել, տալ զանձն, սկսանիլ. առնուլ, ընդունել:

E'nterpriser էնթըրփրայզըր գ. Ձեռներէց, յանձնառու, գլխագրաւ, շահատակ:

To Entertáin էնթըրթէյն բ, ն. Խօսակից լինել, զբանիւք անկանիլ. տալ կերակուր կամ ճաշ, առնել ընդունելութիւն. հիւրընկալել, ժողովել զօտարս. ունել 'ի ծառայութիւն, ունել 'ի վարձու. ունել 'ի մտի, չմոռանալ. զուարճացուցանել, զբօսեցուցանել. հաճութեամբ ընդունել, հաճիլ, հաւանիլ:

Entertáiner էնթըրթէյնըր գ. Որ ունի 'ի ծառայութիւն վարձու, որ տայ վարձս կամ վարձկանս. որ առնէ ընդունելութի, հիւրընկալու. ընկեր զբօսանաց, զուարճացուցիչ:

Entertáinment էնթըրթէյնմէնթ գ. Խօսակցութիւն. ճաշ, խնջոյք, հացկերոյթ, ընդունելութիւն. հիւրընկալութիւն. ընդունելութիւն, մուտք. թոշակ, վարձ. վարձկանութիւն, թոշակաւորութիւն. զբօսանք, զուարճութիւն, զբաղումն. խաղ, խաղարկութիւն:

Entertíssued էնթըրթիշիուտ ած. Հիւսեալ ընդ միմեանս, հիւսեալ, յեռեալ:

To Enthróne էնթհրօն բ, ն. Նստուցանել յաթոռ, թագաւորեցուցանել:

Enthusiásm էնթհիուզիէզմ գ. Աստուածազգեցութիւն, աստուածային իմն աղդումն. յափշտակութիւն մտաց:

Enthúsiast էնթհիուզիէսթ գ. Աստուածազգեցիկ, հոգեխաշունչ. երազայոյզ. յափշտակեալ մտօք, ջեռեալ 'ի խորհուրդս:

Enthusiástic *կամ* Enthusiástical էնթհիուզիէսթիք, էնթհիուզիէսթիքըլ ած. Աստուածազգեցիկ. յափշտակեալ, եռանդուն, զառանցեալ:

E'nthymeme էնթհիմիմ գ. Հնարք (ձեռնարկութիւն ըստ ճարտասանից):

To Entíce էնթայս բ, ն. Հրապուրել, յանկուցանել, որսալ, պատրել, խաբել:

Entícement էնթայսմէնթ գ. Հրապոյր, յորդոր:

Entícer էնթայսըր գ. Հրապուրիչ, յանկուցիչ, յորդորիչ:

Entícingly էնթայսինկլի մ. Մխրալի իմն օրինակաւ:

E'ntierty է՛նթայըրթի գ. Բովանդակութիւն, բոլորն, բովանդակն:

Entíre էնթա՛յր ած. Բոլոր, բովանդակ. ողջոյն, անթերի, կատարեալ, լի. անկեղծ, սերտ, հաւատարիմ. հաստատուն, անդըրդուելի:

Entírely էնթա՛յրլի մ. Ողջոյն, բոլորովին, բովանդակ: հաստատութեամբ, անդըրդուելի, հաւատարմութեամբ:

Entíreness էնթա՛յրնէս գ. Ամբողջութիւն, բովանդակութիւն, լրութիւն. անկեղծութիւն, հաւատարմութիւն:

To Entítle էնթա՛յթլ բ, ն. Ընծայել տիտղոս կամ պատուանուն. անուանել, յորջորջել, մակագրել. ընծայել, նուիրել. համարիլ, վերագրել:

E'ntity է՛նթիթի գ. Էակութիւն:

To Entóil էնթօ՛յլ բ, ն. Զգել 'ի ծուղակ կամ յորոգայթ, որսալ, ըմբռնել:

To Entómb էնթո՛ւմ բ, ն. Դնել 'ի գերեզմանի կամ 'ի դամբարանի, թաղել:

To Entráil էնթրէ՛յլ բ, ն. Խառնել, պատատել, հիւսել:

E'ntrails է՛նթրիլզ գ. Ընդերք, փորոտի, աղիք. ներքին կողմն, խորշ, խորք:

E'ntrance է՛նթրէնս գ. Մուտք. անցք, դուռն. նախադուռն, սկիզբն:

To Entránce էնթրա՛նս բ, ն. Թմրեցուցանել, ապշեցուցանել, զմայլեցուցանել, յափշտակել զմիտս:

To Entráp էնթրէ՛փ բ, ն. Թակարդել. պաշարել, որսալ, ըմբռնել:

To Entréat էնթրի՛թ բ, ն. Աղերսել, աղաչել, թախանձել. ընդունել զհայցուածս, լսելի լինել. վարել, 'ի կիր արկանել, գնալ ընդ. ժամավաճառ լինել, զբաղեցուցանել. առնուլ, ընդունել:

To Entréat, բ, չ. Դաշն դնել կամ հաստատել, դաշինս կռել, խօսել 'ի հաշտութիւն. խօսել, բանս 'ի մէջ առնուլ. աղաչել, առնել խնդրուածս:

Entréatance էնթրի՛թէնս գ. Աղերս, պաղատանք, խնդրուածք:

Entréaty էնթրի՛թի գ. Աղերս, աղաչանք, պաղատանք, խնդրուածք:

Entreméts էնթըրմէ՛թզ գ. Ախորժաշարժ համեմք կամ խահք:

E'ntry է՛նթրի գ. Անցք, նախադուռն, դաւիթ. մուտք. գրուած, արձանագրութիւն. հանդէս մտանելոյ 'ի քաղաքն:

To Enúbilate ինիու՛պիլէյթ բ, ն. Փարատել կամ հալածել զամպս:

To Enúcleate ինիու՛քլիէյթ բ, ն. Լուծանել, մեկնել, պարզել:

To Envélop էնվէ՛լըփ բ, ն. Պատատել, փաթութել. ծածկել, թագուցանել. պատել, օծանել, դրուագել:

Envelópe էնվիլօ՛փ գ. Ծածկոյթ, ծրար, պատատ, փաթոյթ:

To Envénom էնվէ՛նըմ բ, ն. Թունաւորել, մխել 'ի թոյն. ատելի առնել. կատաղեցուցանել, զայրացուցանել:

E'nviable է՛նվիէպլ ած. Նախանձելի, փափաքելի:

E'nvier է՛նվիըր գ. Նախանձող, նախանձոտ:

E'nvious է՛նվիըս ած. Նախանձոտ, նախանձաբեկ, չարանախանձ, մախացող:

E'nviously է՛նվիըսլի մ. Նախանձու, մախանօք, չարութեամբ:

To Envíron էնվա՛յրըն բ, ն. Պատել, շուրջ պատել, շրջապատել, պարունակել. պատատել, ծածկել. պաշարել:

Envírons էնվի՛րօնզ գ. Շրջակայ կամ մերձակայ վայրք:

To Enúmerate ինիու՛մըրէյթ բ, ն. Ի թիւ արկանել, թուել մի ըստ միոջէ:

Enumerátion ինիումըրէ՛շըն գ. Թուումն, համար, թիւ:

To Enúnciate ինը՛նշիէյթ բ, ն. Արտայայտել, յառաջ բերել, ասել:

Enunciátion ինընշիէ՛շըն գ. Արտայայտութիւն, յառաջբերութիւն, ասացուած, բան. բացատրութիւն:

Enúnciative ինը՛նշիէթիվ ած. Արտայայտիչ, բացատրիչ, յայտարարական:

Enúnciatively ինը՛նշիէթիվլի մ. Արտայայտելով, բացատրաբար:

E'nvoy է՛նվօյ գ. Հրեշտակ, պատուիրակ, պատգամաւոր:

E'nvy է՛նվի գ. Նախանձ, մախանք, չարակնութիւն. դժկամակութիւն, ատելութ:

To E'nvy, բ, ն. և չ. Նախանձիլ, մախալ, յաչաղել, չարակնել, դժկամակիլ:

To Enwhéel էնհուի՛լ բ, ն. Շրջապատել, բոլորել, պարփակել:

To Enwómb էնուո՛ւմ բ, ն. Յղացուցանել. թաղել, ծածկել:

Eólipile իօ՛լիփայլ գ. Հողմելոյզ (գործի):

Epáct իփէ՛քթ գ. Վերադիր (ըստ աստեղաբաշխից):

Epáulment իփօ՛լմէնթ գ. Պատուար, ամրութիւն:

Epénthesis իփէ՛նթիսիս գ. Միջադրութիւն (ըստ քերականաց):

E'pha ի՛ֆէ գ. Չափ ինչ եբրայեցւոց:

Ephémera իֆէ՛միրէ գ. Աւօրեայ (տենդ). օրակեայ (կենդանի):

Ephémeral *կամ* Ephémeric իֆէ՛միրէլ, իֆէ՛միրիք ած. Միօրեայ, աւօրեայ, օրակեայ:

Ephémeris իֆէ՛միրիս գ. Օրագրութիւն. էփիմէրտէս, աստեղացոյց:

Ephémerist իֆէ՛մէրիսթ գ. Աստեղահմայ, քաղդեայ:

Ephémeron-worm իֆէ՛մէրըն-ուըրմ գ. Օրական ճանճ կամ կենդանի:

E'phod է՛ֆօտ կամ ի՛ֆօտ գ. Եփուտ (քահանայապետին հրէից):

E'pic է՛փիք ած. Դիւցազնական (բանաստեղծութիւն):

Epicédium էփիսի՛տիըմ գ. Ոտանաւոր գերեզմանական կամ գամբանական:

E'picure է՛փիքիուր գ. Աշակերտ Եպիկուրայ, մարմնապաշտ:

Epicúrean էփիքիու՛րիըն ած. Եպիկուրեան, զեղծ, անառակ:

E'picurism է՛փիքիուրիզմ գ. Եպիկուրեան աղանդ, մարմնապաշտութիւն, զեղխութի՛ն:

Epicy'cle էփիսա՛յքըլ գ. Մակաշրջանակ:

Epicy'cloid էփիսա՛յքլօյտ գ. Մակաբոլորակ:

Epidémic կամ Epidémical էփիտէ՛միք, էփիտէ՛միքէլ ած. Տարափոխիկ, փոխադրական, ժանտ (ախտ). ընդհանուր, առհասարակ, հանրական:

Epidérmis էփիտը՛րմիս գ. Վերնամաշկ, երես մորթոյն:

E'pigram է՛փիկրէմ գ. Վերտառութիւն:

Epigrámmatic կամ Epigrammátical էփիկրէմմէ՛թիք, էփիկրէմմէ՛թիքէլ ած. Վերտառական, վերտառութեան:

Epigrámmatist էփիկրէ՛մմէթիսթ գ. Յօրինող վերտառութեանց:

Epígraphe էփի՛կրէֆ գ. Մակագրութիւն:

E'pilepsy է՛փիլէփսի գ. Վերնոտութիւն, լուսնոտութիւն: [նոտ:

Epiléptic էփիլէ՛փթիք ած. Վերնոտ, լուս_

E'pilogue է՛փիլօկ գ. Վերջաբան, վերջաբանութիւն:

Epiny'ctis էփինի՛քթիս գ. Պալար գոյացեալ յանկինս աչաց:

Epíphany իփի՛ֆէնի գ. Յայտնութիւն, աստուածայայտնութիւն:

Epiphonéma էփիֆօնի՛մէ գ. Մակաձայնութիւն (ըստ ճարտասանից):

Epiphyllospérmous էփիֆիլլօսփը՛րմըս ած. Որ ունի զսերմն 'ի վերայ տերեւոյն (ասի զանկոց):

Epíphysis իփի՛ֆիսիս գ. Ոսկր աճեցեալ կամ գոյացեալ 'ի վերայ առաջնոյն:

Epíploce իփի՛փլօսի գ. Աստիճան սաստկութեան (ըստ ճարտասանից):

Epíscopacy իփի՛սքօփէսի գ. Եպիսկոպոսութիւն, թեմ կամ վիճակ եպիսկոպոսի:

Epíscopal իփի՛սքօփէլ ած. Եպիսկոպոսական:

Epíscopate իփի՛սքօփէյթ գ. Եպիսկոպոսութիւն, կարգ կամ աստիճան եպիսկոպոսութեան:

E'pisode է՛փիսօտ գ. Միջադրութի կամ միջաբանութիւն (ըստ բանաստեղծից):

Episódic կամ Episódical էփիսօ՛տիք, էփիսօ՛տիքէլ ած. Միջադրութեան կամ միջաբանութեան:

Epispástic էփիսփէ՛սթիք ած. Արտաձգական (սպեղանի):

Epístle իփի՛սըլ գ. Թուղթ, նամակ, գիր:

Epístler իփի՛սլըր գ. Նամակագիր, դպիր:

Epístolary իփի՛սթօլէրի ած. Նամակական, թղթոց, գրաւոր, 'ի ձեւն գրոյ:

E'pitaph է՛փիթէֆ գ. Տապանագիր, գամբանագիր:

Epithalámium էփիթհէլէ՛յմիըմ գ. Երգ առագաստի կամ հարսանեաց:

E'pithem է՛փիթհէմ գ. Դեղ ինչ հեղեղուկ:

E'pithet է՛փիթհէթ գ. Մակադրական անուն, ածական:

Epítome իփի՛թօմի գ. Համառօտութիւն գրոց, համառօտութիւն:

To Epítomise իփի՛թօմայզ բ, ն. Համառօտել, զեղչել, կարճել, հատանել, յապաւել:

Epítomiser կամ Epítomist իփի՛թօմայզըր, իփի՛թօմիսթ գ. Համառօտիչ:

E'poch կամ Epócha (է՛փօք կամ իփօ՛ք, էփօ՛քէ գ. Թուական, թիւ, սկիզբն թուականութեան:

Epóde էփօ՛տ կամ իփօտ գ. Վերերգութի:

Epopée իփօփի՛ գ. Դիւցազներգութիւն:

Epulátion էփիուլէ՛յշըն գ. Խրախճանութիւն, խնջոյք:

Epulótick իփիուլօ՛թիք գ. Սպեղանի ինչ:

Equabílity իքուէպի՛լիթի գ. Հաւասարութիւն, նոյնութիւն:

E'quable ի՛քուէպըլ ած. Հաւասար, հաւասարեալ, նոյն, միօրինակ:

E'quably ի՛քուէպլի մ. Հաւասարապէս, միապէս, նոյնպէս, նոյնօրինակ:

E'qual ի՛քուէլ ած. Հաւասար, նման, զոյգ, զուգահաւասար, հանգունատիպ. համեմատ, միաչափ. անտարբեր, անայլայլակ. արդար, իրաւացի, ուղիղ: [կակից:

E'qual, գ. Հաւասար, ընկեր. հասա_

To E'qual, բ, ն. Հաւասարել, հաւասար առնել, համեմատել. հաւասարիլ, համեմատիլ. հատուցանել զփոխարէնն, հատուցանել:

To E'qualise ի՛քուէլայզ բ, ն. Հաւասարել, հաւասար առնել, համեմատել. հաւասարիլ, հաւասար գտանիլ:

Equálity իքուօ՛լիթի գ. Հաւասարութի, հաւասարակշռութիւն. հաւասարապատուութիւն. նոյնութիւն:

E'qually ի՛քուէլլի մ. Հաւասարապէս, նոյնպէս, միօրինակ. անաչառապէս, անաչառ:

Equángular իքուէ́նկիուլէր ած. Հաւասարանկիւն։

Equanímity իքուէնի́միթի գ. Հանդարտութիւն սրտի, անդորրամտութիւն։

Equánimous իքուէ́նիմըս ած. Անդորրամիտ, անխռով, հաւասար յամենայնի։

Equátion իքուէ́շըն գ. Հաւասարութիւն, բաղդատութիւն. հաւասարումն։

Equátor իքուէ́յթըր գ. Հասարակած։

Equatórial իքուէթօ́րիէլ ած. Հասարակածի։ [պետ։

E'querry է́քուէրրի գ. Ախոռապետ, աս֊

Equéstrian իքուէ́սթրիէն ած. Հեծեալ, ձիաւոր. հեծելոյ, ասպետական։

Equicrúral կամ Equicrúre իքուիքրու́րէլ, իքուիքրու́ր ած. Հաւասարասրունք կամ երկկողմնալուգ (եռանկիւն)։

Equidístant իքուիտի́սթէնթ ած. Հաւասարապէս տարակաց։

Equidístantly իքուիտի́սթէնթլի մ. Հաւասար հեռաւորութք, հաւասարանջատ։

Equifórmity իքուիֆօ́րմիթի գ. Նոյնաձեւութիւն, հաւասարութիւն։

Equiláteral իքուիլէ́թէրէլ ած. Հաւասարակողմն, հաւասարակողմեան։

To Equilíbrate իքուիլա́յպրէյթ բ, ն. Հաւասարակշիռ կամ հանդիսամէտ առնել։

Equilibrátion իքուիլայպրէ́յշըն գ. Հաւասարակշռութիւն։

Equilíbrium իքուիլի́պրիըմ գ. Հաւասարակշռութիւն, զուգակշռութիւն, հաւասարութիւն։

Equinécessary իքուինէ́սէսէրի ած. Նոյնպէս հարկաւոր։

Equinóctial իքուինօ́քշէլ գ. Հասարակած, ծիր գիշերահաւասարի։

Equinóctial, ած. Գիշերահաւասարի. հասարակածի։

Equinóctially իքուինօ́քշէլլի մ. Ուղղեալ առ գիծ գիշերահաւասարի կամ առ հասարակածն։

E'quinox ի́քուինօքս գ. Գիշերահաւասար. հաւասարութիւն, հաւասարակշռութիւն. հողմ շնչեալ 'ի կողմանէ հասարակածին։

Equinúmerant իքուինի́ումըրէնթ ած. Զուգաթիւ, նոյնաթիւ։

To Equíp իքուի́փ բ, ն. Զինել, վառել, սպառազինել. զգեցուցանել, ազուցանել, հանդերձել, զարդարել։

E'quipage է́քուիփէյճ գ. Զէնք, սպառազինութիւն. կառք. հանդերձանք, պատրաստութիւն, կազմութիւն, կազմած, սպասք, նպարակ, նպար։

E'quipaged է́քուիփէյճտ ած. Հանդերձեալ, պատրաստեալ, յարդարեալ։

Equipéndency իքուիփէ́նտէնսի գ. Զուգակշռութիւն, հաւասարակշռութի, հաւասար հակումն։

Equípment իքուի́փմէնթ գ. Կազմութի, պատրաստութի, հանդերձանք, կազմած։

E'quipoise ի́քուիփօյզ գ. Հաւասարակշռութիւն, զուգակշռութիւն։

Equipóllence իքուիփօ́լլէնս գ. Համազօրութիւն, հաւասարութիւն, հանգիտութի։

Equipóllent իքուիփօ́լլէնթ ած. Համազօր, հաւասար, հանգէտ։

Equipónderance կմ Equipónderancy իքուիփօ́նտէրէնս, իքուիփօ́նտէրէնսի գ. Հաւասարակշռութիւն, հաւասար ծանրութի, զուգակշռութիւն։

Equipónderant իքուիփօ́նտէրէնթ ած. Հաւասարակշիռ, զուգակշիռ։

To Equipónderate իքուիփօ́նտէրէյթ բ, չ. Զուգակշռել, հաւասարակշիռ լինել, ծանրիլ հաւասարապէս։

Equipóndious իքուիփօ́նտիըս ած. Հաւասարակշիռ, հաւասար։

E'quitable է́քուիթէպլ ած. Արդարացի, իրաւացի. արդար, արդարադատ, անաչառ։

E'quitably է́քուիթէպլի մ. Արդար, արդարութեամբ, անաչառութեամբ։

E'quity է́քուիթի գ. Արդարութիւն, իրաւունք, ուղղութիւն. անաչառութիւն, արդարակորովութիւն։

Equívalence կամ Equívalency իքուի́վէլէնս, իքուի́վէլէնսի գ. Հաւասար արժէք կամ զօրութիւն, հաւասարութիւն, համեմատութիւն։

To Equívalence, բ, ն. Համազօր լինել, հաւասար լինել, հաւասարիլ, համեմատիլ։

Equívalent իքուի́վէլէնթ ած. Համազօր, հաւասար յարժողութեան, համաչափ. հանգէտ, հաւասար. զուգակշիռ. նոյնանիշ։

Equívalent, գ. Հաւասարն, փոխարէնն։

Equívocal իքուի́վօքէլ ած. Համանուն, երկդիմի, երկբայ. անորոշ, խառնակ։

Equívocal, գ. Համանուն բառ, համանունութիւն, երկդիմութիւն բանից։

Equívocally իքուի́վօքէլլի մ. Երկդիմի, համանունաբար. անկարգ կամ խառնակ ծննդեամբ։

Equívocalness իքուի́վօքէլնէս գ. Համանունութիւն, երկդիմութիւն բանից։

To Equívocate իքուի́վօքէյթ բ, չ. Ի կիր արկանել համանուն բառս, երկդիմութք վարիլ, երկդիմի խօսիլ։

Equivocátion իքուիվօքէ́յշըն գ. Համանունութիւն, երկդիմութիւն բանից։

Equivocátor իքուիվօքէ́յթըր գ. Որ վարի համանունութեամբ, որ երկդիմի խօսի։

E'ra Իրէ գ. Թուական, Թիւ։

Eradiátion Իրէտիէշըն գ. Արձակումն ճառագայթից կամ նշուլից, ճառագայթարձակ փայլումն։

To Erádicate Իրէտիքէյթ բ, ն. Խլել արմատաքի, խլել, քանդել. ջնջել, բնաջինջ առնել, բառնալ։

Eradicátion Իրէտիքէշըն գ. Արմատաքի խլումն, քանդումն։

Erádicative Իրէտիքէթիվ ած. Խլիչ, կորզիչ, արմատախիլ, որ ջնջէ։

To Eráse Իրէյս բ, ն. Ի բաց կարել, հատանել, բառնալ, ջնջել. քերել, գերծուլ։

Erásement Իրէյսմէնթ գ. Եղծումն, ջնջումն, բարձումն. գերծումն։

Ere Էյր մ. Վաղ, վաղագոյն, յառաջագոյն, մինչեւ. վաղ քան, վաղագոյն քան. յառաջ քան։

Erelóng Էյրլօնկ մ. Ոչ ընդերկար, չեւ անցեալ բազում ժամանակի, վաղ, ընդ հուպ, արագ արագ։ [ուրեմն։

Erenów Էյրնաու մ. Յառաջագոյն, վաղ

Erewhíle կամ Erewhíles Էյրհուայլ, Էյրհուայլզ մ. Սակաւ մի յառաջ, սակաւ ժամանակք են, երբեմն։

Eréct Իրէքթ ած. Ուղիղ, կանգուն, ուղղորդ. ամբարձեալ, բարձրացեալ. անընկճելի, անխոնջ, անդրդուելի։

To Eréct, բ, ն. Կանգնել, բարձրացուցանել, ուղղել, կառուցանել։

To Eréct, բ, չ. Կանգնիլ, կանգուն կալ, յառնել։

Eréction Իրէքշըն գ. Կանգնումն, ուղղութիւն. բարձրութիւն. կառուցումն, շինութիւն. հաստատութիւն, հիմնարկութիւն, դրութիւն. ամբարձումն։

Eréctness Իրէքթնէս գ. Ուղղութիւն։

E'remite Էրիմայթ գ. Անապատական, անապատաւոր, ճգնաւոր։

Eremítical Էրիմիթիքէլ ած. Անապատական, ճգնաւորական։

Ereptátion Իրէփթէշըն գ. Սողոսկումն, սպրդումն։

Eréption Իրէփշըն գ. Յափշտակութիւն, 'ի բաց խլումն։

E'rgot Էրկօթ գ. Կոճ ինչ։

Erístical Իրիսթիքէլ ած. Վիճաբանական, հակառակասիրութեան։

Erke Էրք գ. Ծոյլ, հեղգ, դանդաղ։

E'rmeline Էրմէլին գ. Աքիս սպիտակ փոքրիկ։

E'rmine Էրմին գ. Սպիտակ աքիս։

E'rmined Էրմինտ ած. Զգեցեալ սպիտակ աքիսենիս։

Erne կամ E'ron Էրն, Էրըն գ. Խրճիթ, հիւղ, տաղաւար։

To Eróde Իրօտ բ, ն. Կրծել, ուտել, մաշել, սպառել։

Erogátion Էրօկէշըն գ. Բաշխումն, բաժանումն, մատակարարութիւն։

Erósion Իրօժըն գ. Կրծումն, մաշումն։

To Err Էր բ, ն. Թափառիլ, շրջիլ, ստանդիլ. մոլորիլ, Թիւրիլ, սխալիլ. յանցանել, մեղանչել։ [լական։

E'rrable Էրրէպլ ած. Մոլորական, սխա-

E'rrableness Էրրէպլնէս գ. Մոլորականութիւն, սխալականութիւն։

E'rrand Էրրէնտ գ. Հրեշտակութի, պատգամաւորութիւն. հրեշտակ, պատգամաւոր, պատուիրակ։

E'rrant Էրրէնթ ած. Թափառական, ստանդական, վտարանդի, անտուն. մոլար, մոլորական։

E'rrantry Էրրէնթրի գ. Թափառումն, ստանդականութիւն։

Errâta Էրրէթա գ. Ցանկ սխալանաց գրոց, վրիպակք տպագրութեան։

Errátic Էրրէթիք ած. Շրջմոլիկ, Թափառական, մոլորեալ, մոլար. յողդողդ, անկանոն։

Errátically Էրրէթիքէլլի մ. Վտարանդի, անկանոն, զարտուղի, մոլորական։

Errhíne Էրրայն ած. Զգեալ ընդ ունգունս, փռնգացուցիչ։

Erróneous Էրրօնիըս ած. Ստանդական, Թափառական, վտարանդի. յողդողդ, անկանոն, զարտուղի. մոլար, սուտ, Թիւր, սխալական։

Erróneously Էրրօնիըսլի մ. Մոլորութբ̄ մտաց, Թիւր, ոչ ուղիղ, վրիպակաւ։

Erróneousness Էրրօնիըսնէս գ. Թիւրութիւն, մոլորութիւն, ստութիւն։

E'rrour Էրրըր գ. Մոլորութիւն. սխալանք, յանցանք, վրիպակ. Թափառումն, յածումն. մեղք, անգիտութիւն։

Erst Էրսթ մ. Նախ, զառաջինն, 'ի սկզբան անդ. երբեմն, էր երբեմն. յառաջագոյն, վաղ ուրեմն, յառաջնմէ. ցարդ, մինչեւ ցայժմ։

Erubéscence կամ Erubéscency Իրուպէսէնս, Իրուպէսէնսի գ. Շառագնութիւն, ամօթ երեսաց, կարմրութիւն։

Erubéscent Իրուպէսէնթ ած. Շառագնեալ, կարմրացեալ, զամօթի հարեալ։

To Erúct Իրըքթ բ, ն. Զգայռել, ձգւտալ։

Eructátion Իրըքթէշըն գ. Զգայռումն, ձգուտումն. յարձակումն, ցռկումն։

Erudítion Էրուտիշըն գ. Հմտութիւն, տեղեկութիւն, վարժութիւն, ուսումն, գիտութիւն։

Erúginous Իրուճինըս ած. Պղնձանման, ժանկալից։

Erúption իրը՛փշըն գ. Յարձակումն, 'ի դուրս զեղումն, հոսումն, ցայտումն, զգայռումն, հրացանութիւն. տապատակութի, արշաւանք. բացագանչութիւն, աղաղակ, ձայն ուժգին. ուռոյց կամ այտուց շարաւալից:

Erúptive իրը՛փթիվ ած. Որ յարձակի կամ հոսէ, ժայթքիչ:

Erysípelas էրիսի՛փիլէս գ. Պալար ինչ հրատապ և կարմրախայտ:

Escaláde էսքէլէ՛յտ գ. Ելք սանդղովք 'ի վերայ պարսպին:

Escálop ըսքօ՛լըփ գ. Խեցի ինչ ծովային:

Escápe իսքէ՛յփ գ. Ճողոպրումն, փրկութիւն, զերծումն. փախուստ, խուսափումն. յարձակումն. սխալանք, վրիպակ:

To Escápe, բ, ն. Փախչել, խոյս տալ, խուսափել, ճողոպրիլ, զերծանիլ. անտես կամ թաքուն մնալ, վրիպիլ յաչաց:

To Escápe, բ, չ. Խոյս տալ, փախչել, զերծանիլ, զգուշանալ:

Escárgatoire էսքէ՛րկէթօյր գ. Տեղի բազմացուցանելոյ զխխունջս:

Eschalót շէլօ՛թ գ. Սոխ ինչ սոխային:

E'schar է՛սքար գ. Կեղև վիրաց, սպի:

Escharótic էսքէրօ՛թիք ած. Կեղևածու, կիզողական (դեղ):

Escharótic, գ. Կեղևածու կամ կիզողական դեղ:

Eschéat էսչի՛թ գ. Ինչք անկեալ յարքունիս, սեպհականութիւն:

To Eschéat, բ, ն. Գրաւել կամ առնուլ յարքունիս, սեպհականել:

Eschéator էսչի՛թըր գ. Պաշտօնեայ արքունի ստացուածոց կմ սեպհականութեց:

To Eschéw էսչու՛ բ, ն. Խոյս տալ, փախչել, խորշիլ, խստորիլ:

Escórt էսքօ՛րթ գ. Ուղեկցութիւն, առաջնորդութիւն:

To Escórt, բ, ն. Ուղեկից լինել կամ ընկերել, առաջնորդել:

Escót էսքօ՛թ գ. Տուրք ինչ կամ նպաստ դրամոց, վճարումն ծախուց:

To Escót, բ, ն. Վճարել զծախս, ձեռնտու լինել դրամովք:

Escóut էսքա՛ուտ գ. Լրտես, դէտ:

Escritóir էսքրիթօ՛յր գ. Գրապան, կաղամար:

Escúage էսքիու՛էյճ գ. Զինակրութիւն, ասպետութիւն:

E'sculent է՛սքիուլէնթ ած. Ուտելի, քաղցր 'ի կերակուր, ախորժաճաշակ:

E'sculent, գ. Ուտելի ինչ, կերակուր, կարգեալ յուտեստ:

Escútcheon էսքը՛չըն գ. Վահան, նշանակ կամ կնիք տանց ազնուաց:

Espálier էսփէ՛լիէր գ. Կողմանց ծառոց կամ հովանոց պարտիզաց:

Espárcet էսփա՛րսէթ գ. Ազգ առուոյտ խոտոյ:

Espécial իսփէ՛շէլ ած. Մասնաւոր, առանձին, յատուկ, սեպհական:

Espécially իսփէ՛շէլլի մ. Առանձինն, յատկապէս. մանաւանդ, յաւէտ:

E'sperance է՛սփիրէնս գ. Յոյս, ակնկալութիւն:

Espíal իսփա՛յէլ գ. Լրտես, դէտ:

Esplanáde էսփլէնէ՛յտ գ. Դիւր, դաշտագետին:

Espóusal իսփա՛ուզէլ ած. Հարսանեաց կամ հարսնախօսութեան:

Espóusals իսփա՛ուզէլզ գ. Հարսնախօսութիւն. հանդէս հարսանեաց, հարսանիք:

To Espóuse իսփա՛ուզ բ, ն. Կին առնել, առնել 'ի կնութիւն, հարսնացուցանել. ամուսնացուցանել, փեսայացուցանել. առնուլ, ընդունել. պաշտպանել, պաշտպան կալ:

To Espy' իսփա՛յ բ, ն. Նշմարել, տեսանել. դիտել, լրտեսել:

To Espy', բ, չ. Դիտել, հայիլ:

Esquíre իսքուա՛յր գ. Զինակիր, պատուանուն ստորին ասպետաց:

E'ssay է՛սսէյ գ. Ճաշակ. փորձ, քննութիւն, առհաւատչեայ:

To Essáy էսսէ՛յ բ, ն. Փորձ փորձել, ընփորձ կամ չափ առնուլ, փորձել, մատուցանել 'ի փորձ. առնուլ զճաշակ. փորձել (զոսկի), քննել:

E'ssence է՛սսէնս գ. Էութիւն. գոյութի, գոյն. բնութիւն, խակութիւն. հիւթ, ոգիք. հոտ, բուրումն:

To E'ssence, բ, ն. Բուրել, տալ զհոտ:

Esséntial էսսէ՛նշէլ ած. Էական. հարկաւոր, կարևոր. մաքուր, զուտ, թորմամբ հանեալ, ոգելից:

Esséntial, գ. Էութիւն, բնութիւն, խակութիւն. էական կամ հարկաւոր մասն:

Esséntially էսսէ՛նշէլլի մ. Էապէս, խակապէս, հարկաւ, 'ի հարկէ:

Essóine էսսօ՛յն գ. Ջատագովութիւն անձին վասն ոչ յանդիմանն լինելոյ ատենի. չքմեղութիւն:

To Estáblish իսթէ՛պլիշ բ, ն. Հաստատել, կարգել, դնել, կացուցանել. որոշել, սահմանել. հիմնել, կառուցանել:

Estáblishment իսթէ՛պլիշմէնթ գ. Հաստատութիւն, հիմն. վճակ, կարգ, կանոն, սահման. հաս կամ ռոճիկ կարգեալ, թոշակ:

Estáte իսթէ՛յթ գ. Կառավարութիւն, տէրութիւն, պետութիւն. վիճակ, հան-

գամանք, պայման. երկիր, կալուածք, ընտացուածք. կարգ, աստիճան, առատութիւն. աւագանի, մեծամեծք:

To Estáte, բ, ն. Կարգել, հաստատել:

Estéem էսթի՛մ գ. Յարգ, վարկ, համարումն մեծ:

To Estéem, բ, ն. Յարգել, մեծարել, առ պատուականս ունել. նախամեծար ընտրել. համարիլ, վարկանիլ, դատել, կարծել:

Estéemer էսթի՛մըր գ. Որ մեծ համարի, որ յարգէ:

E'stimable է՛սթիմէպըլ ած. Մեծագին, թանկագին. արժանայարգ, մեծարոյ, գովելի:

E'stimableness է՛սթիմէպըլնէս գ. Յարգ, պատուականութիւն:

E'stimate է՛սթիմէյթ գ. Հաշիւ, համար, թիւ. գին, արժէք. արժողութիւն, յարգ:

To E'stimate, բ, ն. Գին հատանել, արժեցուցանել. համարել, թուել, հաշուել:

Estimátion էսթիմէ՛յշըն գ. Գին, արժէք. արժողութիւն. հաշիւ, համար. կարծիք, վարկ. համարումն, յարգ, պատիւ, մեծարանք:

E'stimative է՛սթիմէթիվ ած. Կարծողական, դատողական, ընտրողական:

Estimátor էսթիմէ՛յթըր գ. Համարող, արժեցուցիչ: [նային:

E'stival է՛սթիվէլ ած. Ամառային, ամառ

Estivátion էսթիվէ՛յշըն գ. Անցուցանելն զամառն յամարանոցի:

Estráde էսթրէ՛յտ գ. Յատակ, հարթայատակ կամ տափարակ տեղի:

To Estránge իսթրէ՛նճ բ, ն. Օտարացուցանել, հեռացուցանել. փոխել, շրջել. սարտուցանել. յետս քաշել, նշանջել:

Estrángement իսթրէ՛նճմէնթ գ. Օտարացումն, հեռացումն:

Estrapáde էսթրէփէ՛յտ գ. Խստապարանոցութիւն երիվարի, սանձակոծութիւն:

Estréate էսթրի՛թ գ. Հարազատ օրինակ կամ գաղափար, պատճէն:

Estrépement իսթրի՛փմէնթ գ. Աւեր, վընաս, ապականութիւն:

E'strich է՛սթրիչ գ. Ջայլամն. (հասարակօրէն գրի Ostrich).

E'stuary է՛սչիուէրի գ. Բաղուկ ծովու, եղր ցամաքի:

To E'stuate է՛սչիուէյթ բ, ն. Տապանալ, բորբոքիլ, եռալ:

Estuátion էսչիուէ՛յշըն գ. Տապ, բորբոք, եռանդն, ծփումն, շարժումն, ալէկոծումն:

E'sture է՛սչիուր գ. Ծփումն, ծփանք, ալէկոծութիւն:

Esúrient իզիու՛րիէնթ ած. Քաղցեալ, նօթի, անսուաղ. շատակեր, անյագ:

E surine էժիուրայն ած. Ուտող, ծախիչ. կիզիչ:

Etc էթսէ՛թըրէ. Համառօտութիւն լատին բառից el cætera, և այլն, այլովքն հանդերձ:

To Etch էչ բ, ն. Քանդակել կամ փորագրել 'ի ձեռն ժանտաջրոյ:

Etérnal իթէ՛րնէլ ած. Յաւիտենական, անեղծական, անմահ, մշտնջենաւոր, անանց:

Etérnal, գ. Յաւիտենականն (Աստուած):

Etérnalist իթէ՛րնէլիսթ գ. Որ կարծէ յաւիտենական լինել զաշխարհս:

To Etérnalize իթէ՛րնէլայզ բ, ն. Առնել յաւիտենական կամ մշտնջենաւոր:

Etérnally իթէ՛րնէլլի մ. Յաւիտեան, յաւիտեանս յաւիտենից. միշտ, 'ի յաւիտենից. 'ի մշտնջենաւորս:

Etérne իթէ՛րն ած. Յաւիտենական, մշտընջենաւոր:

Etérnity իթէ՛րնիթի գ. Յաւիտենականութիւն, յաւիտեանք:

To Etérnize իթէ՛րնայզ բ, ն. Յաւիտենական առնել, մշտնջենաւորել, անմահացուցանել:

E'ther ի՛թըր գ. Եթեր, նրբագոյն օդք. օդ, երկինք:

Ethéreal իթհի՛րիէլ ած. Եթերական. երկնային, օդային:

Ethéreous իթհի՛րիըս ած. Եթերական, երկնային:

E'thic է՛թհիք ած. Բարոյական, որ աւանդէ զբարոյական կանոնս: [բուց:

E'thical է՛թհիքէլ ած. Բարոյական, բա

E'thically է՛թհիքէլլի մ. Բարոյապէս, ըստ բարոյական կանոնաց:

E'thics է՛թհիքս գ. Բարոյական, բարոյական փիլիսոփայութիւն: [պաշտ:

E'thnic է՛թհնիք ած. Հեթանոս, կռա

E'thnics է՛թհնիքս գ. Հեթանոսք, կռապաշտք, արտաքինք:

Ethológical էթհօլօ՛ճիքէլ ած. Բարոյական, որ ուսուցանէ զբարոյական կանոնս:

Etiólogy իթիօ՛լօճի գ. Պատճառաբանութիւն, ճառ 'ի վերայ պատճառաց հիւանդութեանց:

Etymológical էթիմօլօ՛ճիքէլ ած. Ստուգաբանական, ստուգաբանութեան:

Etymólogist էթիմօ՛լօճիսթ գ. Ստուգաբան, որ պարապի 'ի ստուգաբանութիւնս բառից:

Etymólogy էթիմօ՛լօճի գ. Ստուգաբանութիւն:

E'tymon է՛թիմօն գ. Ստուգաբանութիւն կամ արմատ բառի:

To Evácate իվէ՛յքէյթ բ, ն. Դատարկել, թափել:

To Evácuate իվէ՛քիուէյթ բ, ն. Դատարկել, թափել, հանել արտաքս. եղծանել. թողուլ. խափանել, ջնջել, բառնալ:

Evácuant իվէ՛քիուէնթ գ. Դատարկիչ կամ մաքրիչ դեղ:

Evacuátion իվէքիուէ՛յշըն գ. Դատարկումն, թափումն. ջնջումն, բարձումն, խափանումն. թողումն, հեղումն, հոսումն, ծորումն:

To Eváde իվէ՛յտ բ, ն. Ի գերև հանել, խոյս տալ, զերծանել, 'ի բաց վարել. փախուստ խնդրել, խուսափել. անցանել, արտաքոյ լինել:

To Eváde, բ, չ. Խոյս տալ, խուսափել, փախչել, զերծանիլ:

Evagátion իվէկէ՛յշըն գ. Թափառումն, դեգերումն, ցրումն, ցնդումն:

Evanéscent իվէնէ՛սէնթ ած. Ցնդական, անզգալի, կարի մանր, նուրբ:

Evangélical իվէնճէ՛լիքէլ ած. Աւետարանական:

Evángelism իվէ՛նճիլիզմ գ. Աւետարանութիւն, քարոզութիւն աւետարանին:

Evángelist իվէ՛նճիլիսթ գ. Աւետարանիչ, աւետարանագիր. քարոզ աւետարանին: [րանել:

To Evángelize իվէ՛նճիլայզ բ, ն. Աւետա-

Evángely իվէ՛նճիլի գ. Աւետարան:

Evánid իվէ՛նիտ ած. Ընդունայն, նանիր:

To Evánish իվէ՛նիշ բ, ն. Նանրանալ, եղծանիլ, աներևոյթ լինել, ցնդիլ, կորնչիլ:

Eváporable իվէ՛փորէպըլ ած. Դիւրացնդելի 'ի շոգի, ցնդական:

To Eváporate իվէ՛փորէյթ բ, չ. Լուծանիլ 'ի գոլորշի, ծախիլ, ցնդիլ, շոգիանալ. արտաշնչել զշոգիս:

To Eváporate, բ, ն. Արտաշնչել զշոգիս, ցնդել զգոլորշիս, շոգիացուցանել, վերածիել:

Evaporátion իվէփորէ՛յշըն գ. Վերածիութիւն, ցնդումն շոգեաց, շոգի, գոլորշիք:

Evásion իվէ՛յժըն գ. Փախուստ, խոյս, խուսափումն, հնարք:

Evásive իվէ՛յսիվ ած. Խուսական, պատիր, խմաստակական:

Eúcharist եու՛քէրիսթ գ. Հաղորդութիւն, խորհուրդ մարմնոյ և արեան Տեառն. գոհութիւն, շնորհակալութիւն:

Eucharístical եուքէրի՛սթիքէլ ած. Գոհութեան, շնորհակալութեան. սրբոյ հաղորդութեան, խորհրդոյ մարմնոյ և արեան Տեառն:

Euchólogy եուքո՛լոճի գ. Աղօթամատենութիւն, աղօթք հասարակաց:

Eúcrasy եու՛քրէսի գ. Բարեխառնութիւն, քաջառողջութիւն:

Eve կամ E'ven իվ, իվն գ. Երեկ, երեկոյ, մուտք արեւու:

Eve իվ գ. Հսկումն, նախատօնակ:

E'ven իվն ած. Դիւր, հարթ, հաւասար. համեմատ, նման, նոյն. ուղիղ, ուղղահայեաց. անպարտ, ազատ 'ի պարտուց. խաղաղ, հանդարտ, անխռով. զոյգ, զոյգ (թիւ):

E'ven (և յապաւմամբ Ev'n) մ. Իսկ, ապաքէն, արդեօք. եւ, եւ և, թէ և, թէպէտև. այլև, նաև, նոյնպէս. այն զի, մանաւանդ զի:

To E'ven, բ, ն. Հարթել, հարթ հաւասար գործել. վճարել զպարտս, չմնալ պարտական: [լինել:

To E'ven, բ, չ. Հաւասարիլ, հաւասար

Evenhánded իվնհէ՛նտէտ ած. Արդարադատ, ուղիղ, անաչառ:

E'vening իվնինկ գ. Երեկ, երեկոյ, մուտք արեւու, սկիզբն գիշերոյ:

E'venly իվնլի մ. Հաւասարապէս, միապէս. հաւասարակշիռ. հարթ, մակաւասար. արդարապէս:

E'venness իվննէս գ. Հաւասարութիւն. նոյնութիւն. հարթութիւն. ուղղութիւն, ուղղորդութիւն. անաչառութիւն, հանդարտութիւն, անդորրամտութիւն:

E'vensong իվնսոնկ գ. Երեկոյեան ժամերգութիւն. երեկ, երեկոյ:

Evént իվէ՛նթ գ. Դիպուած, պատահումն, անցք. ելք, վախճան, դէպք:

To Evénterate իվէ՛նթըրէյթ բ, ն. Պատառել զորովայն, թափել զփորոտիս:

Evéntful իվէ՛նթֆուլ ած. Բազմադէպ, բազմավտանգ, վտանգաւոր:

E'ventide իվնթայտ գ. Ժամ երեկոյին, երեկոյ:

To Evéntilate իվէ՛նթիլէյթ բ, ն. Հովել, (էրնել), տալ հողմոյ. քննել, յուզել, խնդիր առնել:

Evéntual իվէ՛նչիուէլ ած. Դիպուածական, պատահական:

Evéntually իվէ՛նչիուէլլի մ. Ըստ պատահման, ըստ դիպաց:

E'ver էվըր մ. Երբեք. միշտ, յար, հանապազ, յամենայն ժամ. երբեմն, մերթ, է զի, մերթ ընդ մերթ. իսկ. մինչև: For ever, յաւիտեան, միշտ, հանապազ: For ever and for ever, յաւիտեանս յաւիտենից, յաւիտեան և եւս: Ever a, իւրաքանչիւր, ամենայն, որ միանգամ:

Everbúbbling էվըրպը՛պլինկ ած. Որ միշտ եռայ կամ պղպջակէ, մշտաբորբոք:

Everbúrning էվըրպը՛րնինկ ած. Մշտավառ, անշէջ, մշտաբորբոք:

Everdúring էվըրտիու՛րինկ ած. Մշտատեւ, յարատեւ, անանց, անվախճան:

Evergréen էվըրկրին ած. Մշտադալար, մշտադալարթ:

Evergréen, գ. Մշտադալար տունկ:

Everhónoured էվըրհօնըրտ ած. Մշտապատիւ:

Everlásting էվըրլէսթին ած. Մշտատև, յարակայ, անանց, մշտնջենաւոր:

Everlásting, գ. Յաւիտեան:

Everlástingly էվըրլէսթինլի մ. Յաւիտեանս յաւիտենից, միշտ:

Everlástingness էվըրլէսթիննէս գ. Յաւիտենականութիւն, յարակայութիւն:

Everlíving էվըրլիվին ած. Կենդանի 'ի յաւիտենից, յարակայ, անմահ, մշտնջենաւոր. անշէջ, մշտավառ:

Evermóre էվըրմօր մ. Միշտ, յարաժամ, առյաւէտ, և ևս:

Everópen էվըրօփն ած. Մշտաբաց:

Everpléasing էվըրփլիզին ած. Յարադուարճ:

To Evérse իվէրս բ, ն. Ցրջել, խոտորեցուցանել, տապալել:

To Evért իվէրթ բ, ն. Կործանել, տապալել. քանդել, աղաւաղել, շրջել:

E'very էվըրի ած. Իւրաքանչիւր, ամենայն, ամենայն: Everywhere, ամենայն ուրեք, ընդ ամենայն տեղիս:

E'vesdropper իվզտրօփփըր գ. Տարփածու, որ շրջի ընդ երեկս զաւամբ առ 'ի տալ կամ առնուլ նշան:

To Evéstigate իվէսթիկէյթ բ, ն. Հետազօտել, որոնել:

Eugh իու գ. Ծառ խնչ:

To Evíct իվիքթ բ, ն. Յաղթել. հանել, առնուլ (դատաստանաւ). յաղթահարել, ցուցանել:

Evíction իվիքշըն գ. Յաղթութիւն 'ի դատաստանի. ցուցումն:

E'vidence էվիտէնս գ. Բացայայտութիւն, հաւաստութիւն, ստուգութիւն. վկայութիւն, ցուցումն. վկայ:

To E'vidence, բ, ն. Ցուցանել, յայտ առնել. յայտնել, երևեցուցանել:

E'vident էվիտէնթ ած. Յայտնի, քաջայայտ, հաւաստի, ակներև:

E'vidently էվիտէնթլի մ. Յայտնի, յայտնապէս, հաւաստեաւ:

E'vil իվլ ած. Չար, յոռի. ժանտ, դառն. թիւր, ապականեալ. ձախող, թշուառ, եղկելի. վնասակար, մահաբեր, ստամբակ:

E'vil, գ. Չարիք, յանցանք, եղեռն. վնաս, վիշտք. չարութիւն, ապականութիւն. աղէտք, թշուառութիւն, դառնութիւն. ախտ, հիւանդութիւն: The king's evil, խուլ պարանոցի, խուղ:

E'vil, մ. Չար, ոչ բարւոք, չարաչար. յանիրաւի, անարգաբար. թշուառաբար, վատթարեալ:

Evilafféted իվլէֆֆէքթէտ ած. Դժկամակ, ատելի, հեռացեալ 'ի սրտէ, որ խորշի. չարակամ:

Evildóer իվլտուըր գ. Չարագործ, չարարար:

Evilfávoured իվլֆէյվըրտ ած. Ատելի, չարաշուք, դժպհի, խոժոռ, տգեղ:

Evilfávouredness իվլֆէյվըրտնէս գ. Տգեղութիւն, գարշութիւն, արատ:

E'villy իվլլի մ. Ոչ բարւոք, չարաչար:

Evilmínded իվլմայնտէտ ած. Չարակամ, չարասէր, չարիմաց, վնասակար:

E'vilness իվլնէս գ. Չարութիւն, յոռութիւն, անպատեհութիւն:

Evilspéaking իվլսփիքին գ. Չարախօսութիւն:

Evilwíshing իվլուիշին ած. Չարակամ, չարասէր, ատեցող: չարարար:

Evilwórker իվլուըրքըր գ. Չարագործ,

To Evínce իվինս բ, ն. Յաղթահարել, ապացուցանել:

Evíncible իվինսիպլ ած. Զոր մարթ է քաջայայտ ցուցանել, ապացուցական, անժխտելի:

Evíncibly իվինսիպլի մ. Քաջայայտ, ապացուցաբար:

To E'virate էվիրէյթ բ, ն. Ներքինացուցանել, խզացուցանել, կնամարդի առնել:

To Evíscerate իվիսսըրէյթ բ, ն. Հանել զփորոտիս, թափել զաղիս:

E'vitable էվիթէպլ ած. Խորշելի, հրաժարելի:

To E'vitate էվիթէյթ բ, ն. Խորշել, խոյս տալ, խոտորել, փախչել:

Evitátion էվիթէյշըն գ. Խորշումն, խոտորումն, հրաժարումն, խոյս:

Evitérnal էվիթէրնըլ ած. Տևողական, յարատևակ, մշտնջենաւոր, մշտատև:

Evitérnity էվիթէրնիթի գ. Տևողութիւն, յարակայութիւն, մշտնջենաւորութիւն:

E'ulogy իուլօճի գ. Բարեբանութիւն, գովեստ, ներբող, ներբողեան:

E'unuch իունըք գ. Ներքինի:

To E'unuchate իունըքէյթ բ, ն. Ներքինացուցանել:

Evocátion էվօքէյշըն գ. Կոչումն արտաքս, մեռելահմայութիւն:

Evolátion էվօլէյշըն գ. Թռչումն, փախուստ:

To Evólve իվօլվ բ, ն. Արձակել, լուծանել, պարզել, մեկնել, բանալ:

To Evólve, բ, չ. Լուծանիլ, արձակիլ, պարզիլ, բացեալ լինել:

Evolútion էվօլիուշըն գ. Լուծումն, արձակումն, բացումն. հոլովումն, շրջան, շրջաբերութիւն. ձև ինչ զինուորական կերթութեան:

Evomítion էվօմիշըն գ. Փսխումն:

Euphónical եուֆօնիքըլ ած. Քաղցրաձայն, քաղցրահնչիւն, քաջահնչիւն:

Eúphony եուֆօնի գ. Քաղցրաձայնութիւն, քաջահնչութիւն, քաջահնչիւն բարբառ:

Euphórbium եուֆօրպիըմ գ. Ափարբիոն (ծառ ինչ և խէժ):

Eúphrasy եուֆրէզի գ. Աչքածաղիկ:

Euróclydon եուրօքլիտօն գ. Եւրակիկլոն (հողմ ուռուցիկ):

Eúrus եուրըս գ. Եւրոս, հողմ արևելեան:

E'urythmy եուրիթհմի գ. Բարեյարմարութիւն, վայելուչ կարգ կամ համեմատութիւն:

Euthanásia *կամ* Euthanásy եութհէնէյժիէ, եութհէնէզի գ. Երջանիկ կամ խաղաղաւէտ մահ:

Evulgátion էվըլկէշըն գ. Հրատարակումն, հռչակ:

Evúlsion իվըլշըն գ. Խլումն, 'ի բաց կորզումն:

Ewe եիու գ. Ոչխար, մաքի:

E'wer եիուըր գ. Կահոյր կամ կուժ ջրոյ (առ 'ի լուանալ զձեռս):

E'wry եիուրի գ. Պաշտօն արկանելոյ ջուր ձեռաց արքայի:

To Exacérbate էկզէսէրպէյթ բ, ն. Դառնացուցանել, գրգռել, զայրացուցանել:

Exacerbátion էկզէսէրպէշըն գ. Գրգիռ, զայրոյթ. դառնութիւն, սաստկութիւն, ժանտութիւն:

Exacervátion էկզէսէրվէշըն գ. Կոյտ, կուտակութիւն, դէզ:

Exáct էկզէքթ ած. Ճիշդ, անվրէպ, անթերի, զգուշաւոր, փոյթ, մտադիր, հաւաստի, ստոյգ:

To Exáct, բ, ն. Պահանջել, խնդրել իբրաւունս. խնդրել, ստիպել. առնուլ (համար). զրկել, հարստահարել:

To Exáct, բ, չ. Հարստահարել, պահանջել:

Exácter էկզէքթըր գ. Հարկապահանջ, պահանջօղ, հարստահարող:

Exáction էկզէքշըն գ. Պահանջումն. հարստահարութիւն, անիրաւութիւն, զրկանք. հարկապահանջութիւն (անիրաւ կամ բռնի):

Exáctly էկզէքթլի մ. Ճշդիւ, անվրէպ, ստուգիւ, լիով, նմանմամբ, ուշի ուշով:

Exáctness էկզէքթնէս գ. Ճշդութիւն, զգուշութիւն, խնամ, անվրիպութիւն:

To Exággerate էկզէճէրէյթ բ, ն. Կուտել, կուտակել, դիզել. առաւելուլ, ընդլայնել, դիզաբանել:

Exaggerátion էկզէճէրէշըն գ. Կուտակութիւն. առաւելութիւն կամ Ճոխութիւն բանից, չափազանցութիւն:

To Exágitate էկզէճիթէյթ բ, ն. Շարժել, յուզել, գրգռել. յանդիմանել, կշտամբել, զայրացուցանել:

Exagitátion էկզէճիթէշըն գ. Շարժումն, յուզումն, խռովութիւն:

To Exált էկզօլթ բ, ն. Ամբառնալ, վերացուցանել, հանել 'ի վեր. բարձրացուցանել, մեծացուցանել, գովել, փառաւորել. զօրացուցանել, քաջալերել. մաքրել, զտել:

Exaltátion էկզօլթէշըն գ. Ամբարձումն, վերացումն. բարձրութիւն, կատար, աստիճան իշխանութեան. նրբութիւն, կատարելութիւն:

Exámen էկզէյմէն գ. Քննութիւն, կշռութիւն; խոյզ:

Exáminate էկզէմինէյթ գ. Քննեալ կամ հարցափորձեալ յատենի:

Examinátion էկզէմինէշըն գ. Քննութիւն, կշռութիւն, փորձ, հարցափորձ:

Examinátor էկզէմինէթըր գ. Քննիչ, հարցանող, հետազօտ:

To Exámine էկզէմին բ, ն. Հարցափորձ առնել, հարցանել յատենի. քննել, խորհել, կշռել. փորձել, ընտրել, փորձ փորձել. յուզել, հետազօտել, խնդիր առնել:

Exáminer էկզէմինըր գ. Քննիչ, հարցանող. խուզարկու, հետազօտ:

Exámplary էկզէմփլըրի ած. Կարգեալ յօրինակ կամ 'ի գաղափար, արժանի նմանողութեան:

Exámple էկզէմփըլ գ. Օրինակ, գաղափար, նախագաղափար, տարացոյց, պատկեր. օրինակ բարի, շինութիւն այլոց: For example, օրինակ իմն, զոր օրինակ:

To Exámple, բ, ն. Օրինակել, գաղափարել, նկարել, առաջի առնել:

Exánguious էկզէնկուիըս ած. Անարիւն:

Exánimate էկզէնիմէյթ ած. Անշունչ, մեռեալ, անկենդան. սրտաթափ, ոգեսպառ, պակուցեալ:

Exanimátion էկզէնիմէշըն գ. Անշնչութիւն:

Exánimous էկզէնիմըս ած. Անշունչ, մեռեալ, անկենդան:

Exanthémata էկզէնթհէմէթէ գ. Խաղաւարտ, պիսակ, պալար, եղունգն:

Exanthématous էկզէնթհէմէթըս ած. Լի խաղաւարտիւք կամ պիսակօք, չարաւալից, պալարալից:

To Exántlate էկզէնթլէյթ բ, ն. Հանել, սպառել:

Exantlátion էգզէնթլէյշըն գ. Հանումն, սպառումն:

Exarátion էկզէրէյշըն գ. Գրօշուած տառից, գրչութիւն:

Exarticulátion էգզարթիքիուլէյշըն գ. Խախտումն յօդուածոց:

To Exásperate էկզէսփըրէյթ բ, ն. Դառնացուցանել, գրգռել, զայրացուցանել:

Exasperáter էկզէսփըրէյթըր գ. Դառնացուցիչ, գրգռիչ, զայրացուցիչ:

Exasperátion էկզէսփըրէյշըն գ. Դառնութիւն, ժանտութիւն, գրգիռ, զայրոյթ, կատաղութիւն:

To Exaúctorate էկզօքթօրէյթ բ, ն. Արձակել, ընկենուլ յիշխանութենէ, հանել 'ի պաշտամանէ:

Exauctorátion էկզօքթօրէյշըն գ. Ընկեցումն յիշխանութենէ կամ 'ի պաշտամանէ:

Excandéscence կամ Excandéscency էգսքէնտէսսէնս, էգսքէնտէսսէնսի գ. Տապ, ջերմութիւն. զայրոյթ, ցասումն:

Excantátion էգսքէնթէյշըն գ. Հակառակ դիւթութիւն:

To Excárnate էգսքարնէյթ բ, ն. Մերկացուցանել 'ի մսոյ, բառնալ զմիսն:

Excarnificátion էգսքարնիֆիքէյշըն գ. Բարձումն մսոյ, մերկութիւն 'ի մսոյ:

To E'xcavate էգսքէվէյթ բ, ն. Փորել, պեղել, փոսել:

Excavátion էգսքէվէյշըն գ. Փորումն, պեղումն. փոս, խոռոչ, փապար:

To Excéed էգսիյտ բ, ն. և չ. Անցանել, զանցանել, ելանել ըստ չափ. առաւելուլ, գերազանցել, մեծանալ քան:

Excéeding էգսիյտինկ ած. Անչափ, կարի, սաստիկ, մեծ յոյժ, բազում յոյժ, առաւել:

Excéeding, մ. Յանչափս, կարի իմն, յոյժ յոյժ:

Excéedingly էգսիյտինկլի մ. Յանչափս, կարի իմն, յոյժ յոյժ, առաւել ևս:

To Excél էգսէլ բ, ն. և չ. Գերազանցել, զանցանել, առաւելուլ, յաղթել:

E'xcellence կամ E'xcellency էգսէլլէնս, էգսէլլէնսի գ. Գերազանցութիւն, առաւելութիւն, մեծութիւն, բարձրութի. պատուականութիւն, ազնուութիւն, կատարելութիւն. վսեմութիւն կամ գերազանցութիւն (է պատուանուն իշխանաւորաց):

E'xcellent էգսէլլէնթ ած. Գերազանց, ընտիր, ազնիւ, պատուական:

E'xcellently էգսէլլէնթլի մ. Կարի քաջ, կարի բարւոք. կարի իմն, յոյժ. ազնուաբար, վսեմաբար:

Excépt էգսէփթ նխ. Բաց 'ի, 'ի բաց առեալ զ. եթէ ոչ, բայց միայն:

To Excépt, բ, ն. Ի բաց առնուլ, 'ի բաց հանել 'ի թուոյ:

To Excépt, բ, չ. Ընդդիմանալ, հակառակել, առարկել:

Excépting էգսէփթինկ նխ. Բաց 'ի, բայց միայն:

Excéption էգսէփշըն գ. Բացառութիւն, 'ի բաց հանումն, խտիր. առարկութիւն, ընդդիմութիւն, պատճառանք. տհաճութիւն, դժկամակութիւն:

Excéptionable էգսէփշընէպլ ած. Ընդդիմադրելի, 'ի բաց առնլի. մեղադրելի:

Excéptious էգսէփշըս ած. Որ պատճառս խնդրէ հակառակութեան, կռուասէր, հակառակասէր:

Excéptive էգսէփթիվ ած. Բացառօրական, բացբարձական:

Excéptless էգսէփթլէս ած. Որ ոչ ընդունի բացառուծ, ընդհանուր, առհասարակ:

Excéptor էգսէփթըր գ. Առարկու, հակառակորդ:

To Excérn էգսէրն բ, ն. Զատուցանել, սրբել, վարել արտաքս:

Excérption էգսէրփշըն գ. Քաղուածք, ծաղկաքաղք:

Excéss էգսէս գ. Առաւելազանցութիւն, անչափութիւն. զեղխութիւն, շռայլութի. սաստկութիւն, բռնութի. անցանելն ըստ չափ, յանցանք:

Excéssive էգսէսսիվ ած. Անչափ, կարի, սաստիկ, անցեալ ըստ չափ, անհնարին, առաւել:

Excéssively էգսէսսիվլի մ. Յանչափս, կարի իմն, յոյժ, յանհնարինս:

To Exchánge էգսչէնճ բ, ն. Փոխանակել, տալ փոխանակ ընդ. փոխել, փոփոխել:

Exchánge, գ. Փոխանակութիւն. դրամափոխութիւն. փոխանակ, փոխարէն. ժողովարան կամ հրապարակ վաճառականաց, վաճառատեղի, վաճառանոց:

Exchánger էգսչէնճըր գ. Դրամափոխ, լումայափոխ, սեղանաւոր:

Exchéat էգսչիյթ գ. Տես Escheat.

Exchéator էգսչիյթըր գ. Տես Escheator.

Exchéquer էգսչէքըր գ. Գանձ արքունի, տեղան արքունի գանձու:

Excíse էգսայզ գ. Հարկ, սակ:

To Excíse, բ, ն. Հարկս արկանել:

Exciseman էգսայզմէն գ. Պաշտօնեայ հարկահան, որ ժողովէ զհարկս:

Excísion էգսիժըն գ. Հատումն, կտրումն, բարձումն, ջնջումն:

Excitátion էգսիթէյշըն գ. Շարժումն, գրգռումն, զարթուցումն:

To Excíte էգսայթ բ, ն. Յորդորել, գրգռել, քաջալերել, յարուցանել:

Excítement էգսայթմէնթ գ. Գրգիռ, շարժումն:

Excíter էքսա́յթըր գ. Գրգռիչ, յորդորիչ, զարթուցիչ. գրգիռ:

Excláim էքսքլէ́յմ գ. Գոչիւն, աղաղակ:

To Excláim, բ., չ. Գոչել բարձրաձայն, աղաղակել. բողոքել:

Excláimer էքսքլէ́յմըր գ. Որ գոչէ բարձրաձայն, աղաղակող:

Exclamátion էքսքլէմէ́յշըն գ. Գոչիւն, աղաղակ. բացագանչութիւն. նշան բացագանչութեան (!):

Exclámatory էքսքլէ́մէթըրի ած. Բարձրագոչ, բարձրաձայն, բարձրաբարբառ:

To Exclúde էքսքլիու́ուտ բ., ն. Ի բաց մերժել, արտաքս թողուլ, արգելուլ զմուտ, չընդունել, հանել, զրկել, խափանել:

Exclúsion էքսքլիու́ուժըն գ. Արտաքսումն, մերժումն, զրկումն, վտարումն. հանումն (ձագուց):

Exclúsive էքսքլիու́ուսիվ ած. Արտաքսիչ, զատական, բացառական:

Exclúsively էքսքլիու́ուսիվլի մ. Բացբարձմամբ, 'ի բաց առեալ, ուրոյն, միայն:

To Excóct էքսքօ́քթ բ., ն. Եփել:

To Excógitate էքսքօ́ճիթէյթ բ., ն. Հանճարել, հնարել, խորհել, ճարտարել:

To Excommúnicate էքսքօմմիու́ունիքէյթ բ., ն. Բանադրել, ընդ բանիւ առնել, նզովել:

Excommunicátion էքսքօմմիունիքէ́յշըն գ. Բանադրանք, նզովք:

To Excóriate էքսքօ́րիէյթ բ., ն. Քերթել, մորթեզերծ առնել:

Excoriátion էքսքօրիէ́յշըն գ. Քերթումն, քերթուած մորթոյ. կողոպուտ, կապտումն, զերծումն:

Excorticátion էքսքօրթիքէ́յշըն գ. Կեղևումն, քերթումն:

To E'xcreate է́քսքրիէթ բ., ն. Թքանել ուժգին, 'ի բաց ձգել:

E'xcrement է́քսքրիմէնթ գ. Յաւելուած, կղկղանք, աղբ:

Excreméntal էքսքրիմէ́նթըլ ած. Յաւելուածական, կղկղանաց, աղբեղէն:

Excrementítious էքսքրիմէնթի́շըս ած. Յաւելուածական, աղբեղէն, լի կղկղանօք:

Excréscence *կամ* Excréscency էքսքրէ́սսէնս, էքսքրէ́սսէնսի գ. Աճեցեալ կամ աւելորդ միս, ուռոյց. աւելորդ մասն:

Excréscent էքսքրէ́սսէնթ ած. Աճեցեալ, աւելորդ, անպիտան:

Excrétion էքսքրի́շըն գ. Կղկղումն. կղկղանք:

Excrétive էքսքրի́թիվ ած. Կղկղական, կղկղեցուցիչ, մաքրողական:

E'xcretory է́քսքրիթըրի ած. Կղկղեցուցիչ, մաքրիչ, զատուցիչ:

Excrúciable էքսքրո́ւշիէպըլ ած. Զարչարելի, տանջելի:

To Excrúciate էքսքրո́ւշիէյթ բ., ն. Զարչարել, լլկել, տանջել, նեղել:

Excubátion էքսքիուպէ́յշըն գ. Պահպանութիւն գիշերոյ, տքնութիւն:

To Excúlpate էքսքը́լփէյթ բ., ն. Քերել զյանցանս, անմեղադիր առնել, արդարացուցանել, անբասիր առնել, ջատագովել:

Excúrsion էքսքը́րշըն գ. Խոտորումն, շեղումն, զարտուղութիւն. արշաւանք, ասպատակութիւն, յարձակումն:

Excúrsive էքսքը́րսիվ ած. Զարտուղի, վտարանդի, խոտորեալ:

Excúsable էքսքիու́ուզէպըլ ած. Անմեղադրելի, ջատագովելի, ներելի:

Excúsableness էքսքիու́ուզէպըլնէս գ. Արժանի լինելն թողութեան կամ անմեղադրութեան:

Excusátion էքսքիուզէ́յշըն գ. Ջատագովութիւն, չքմեղութիւն, պատճառանք:

Excúsatory էքսքիու́ուզէթըրի ած. Ջատագովութեան, ջատագովական:

Excúse էքսքիու́ուս գ. Ջատագովութիւն, չքմեղութիւն, պատասխանի. պատրուակ, պատճառանք, բաղբաղայք:

To Excúse էքսքիու́ուզ բ., ն. Արդարացուցանել, անբասիր առնել, ջատագովել. ազատ առնել, անպարտ կացուցանել, ունել հրաժարեալ. թողուլ, ներել. պատճառել:

Excúseless էքսքիու́ուզլէս ած. Անպատասխանի, որ ոչ արդարանայ:

Excúser էքսքիու́ուզըր գ. Ջատագով, փաստաբան, որ պաշտպան լինի կամ արդարացուցանէ:

To Excúss էքսքը́ս բ., ն. Ունել, գրաւել, պատանդել:

Excússion էքսքը́շըն գ. Գրաւումն, պատանդումն:

E'xecrable է́քսիքրէպըլ ած. Գարշելի, զզուելի, նողկալի, անիծապարտ:

E'xecrably է́քսիքրէպլի մ. Գարշութբ, նողկալի իմն, չարաչար, յանհնարինս:

To E'xecrate է́քսիքրէյթ բ., ն. Գարշիլ, զզուիլ. ատել, անիծանել, նզովել:

Execrátion էքսիքրէ́յշըն գ. Զզուումն, գարշանք, անէծք, նզովք:

To Exéct էքսէ́քթ բ., ն. Հատանել, կարել:

Exéction էքսէ́քշըն գ. Հատումն, կտրումն:

To E'xecute է́քսիքիութ բ., ն. Առնել, կատարել, լնուլ. դատակնքել, հատանել զգլուխ մահու. սպանանել, գլխատել, կախել:

E'xecuter է́կզէքիութըր գ. Գործադիր, կատարիչ, պաշտօնեայ. կտակակատար, կտակակալ. դահիճ:

Exécutership էկզէ́քիութըրշիփ գ. Կտակակալութիւն, պաշտօն կտակակատարի:

Execútion էքսիքիուշըն գ. Գործադրութիւն, կատարումն. վճիռ մահու. եղծումն, սպանութիւն, սատակումն:

Execútioner էքսիքիուշընըր գ. Դահիճ, պաշտօնեայ դատաւորի. սպանող, սատակիչ, մարդասպան. գործադիր, կատարիչ. գործիք:

Exécutive էկզէքիուտիվ ած. Գործադիր, կատարիչ. գործադրական:

Exécutrix էկզէքիուտրիքս գ. Կին 'կտակակատար:

Exegésis էքսիճիսիս գ. Մեկնութիւն, բացատրութիւն, լուծումն:

Exegétical էքսիճէտիքըլ ած. Մեկնական, բացատրական:

Exémplar էկզէմփլըր գ. Գաղափար, օրինակ, նախատիպ:

Exémplarily էկզէմփլըրիլի մ. Օրինակաբար, յօրինակ այլոց:

Exémplariness էկզէմփլըրինէս գ. Օրինակութիւն, լինելն օրինակ կամ գաղափար:

Exémplary էկզէմփլըրի ած. Օրինակական, գաղափարական, յօրինակ, 'ի շինութիւն, նախանձելի:

Exemplificátion էկզէմփլիֆիքէշըն գ. Օրինակ, գաղափար, հաւաստարն:

To Exémplify էկզէմփլիֆայ բ, ն. Ի մէջ բերել օրինակս, բացայայտել օրինակօք. օրինակել, գաղափարել:

Exémpt էկզէմթ ած. Ազատ, զերծ, ապահարկ, տեանձնաշնորհ. արտաքոյ. հատեալ 'ի բաց:

To Exémpt, բ, ն. Ազատել, ազատ առնել, ապահարկ կամ ազատ կացուցանել, շնորհել զազատութիւն:

Exémption էկզէմշըն գ. Ազատութիւն, ապահարկութիւն, տեանձնաշնորհութի, շնորհք, անպարտականութիւն:

Exemptítious էկզէմթիշըս ած. Բացբարձական, զատական, անջատական:

To Exénterate էկզէնթըրէյթ բ, ն. Ձեղքել զփորն, հանել զընդերս, թափել զաղիս:

Exenterátion էկզէնթըրէշըն գ. Հանումն ընդերաց:

E'xequial էկզիքուիէլ ած. Յուղարկաւորութեան, թաղման, գերեզմանական:

E'xequies էքսիքուիզ գ. Յուղարկաւորութիւն մեռելոյ, հանդէս թաղման:

Exércent էկզէրսէնթ ած. Որ վարէ կամ 'ի գործ ածէ, վարժ, կիրթ:

E'xercise էքսէրսայզ գ. Աշխատութիւն, վաստակ, շարժումն. պարապումն, զբաղումն. կրթութիւն, վարժութիւն. գործածութիւն. կրթութիւն կամ մարզք (զինուորական). արհեստ, գործ, պաշտօն:

To E'xercise, բ, ն. Կրթել, մարզել, վարժել. 'ի վար արկանել. փորձել. առնել, պարապել, սովորիլ:

To E'xercise, բ, չ. Կրթել զանձն, կրթիլ, վարժիլ, մարզիլ:

E'xerciser էքսէրսայզըր գ. Որ 'ի կիր արկանէ կամ վարէ:

Exercitátion էկզէրսիտէշըն գ. Աշխատութիւն, վաստակ. կրթութիւն, մարզութիւն. գործածութիւն:

To Exért էկզէրթ բ, ն. Ի գործ դնել ճիգամբ. լնուլ, կատարել, ջանալ, ստիպել. երեւեցուցանել, 'ի լոյս ածել. ազդել, քաջալերել:

Exértion էկզէրշըն գ. Ուժ, ճիգն, ջան, փոյթ:

Exésion էկզիժըն գ. Կրծումն, մաշումն:

Exestuátion էկզէսչուէշըն գ. Եռանդն, տապ, ջերմութիւն:

To Exfóliate էքսֆօլիէյթ բ, չ. Հատանել 'ի թերթս կէ կեղեւել (բառ վիրաբուժից):

Exfoliátion էքսֆօլիէշըն գ. Հատումն կամ թափումն փտեալ ոսկեր:

Exfóliative էքսֆօլիէտիվ ած. Որ թափէ կամ մաքրէ զփտութիւն ոսկեր:

Exhálable էկզհէլէպըլ ած. Արտաշնչելի, ցնդելի 'ի շոգի:

Exhalátion էքսհէլէշըն գ. Արտաշնչութիւն, շոգի, գոլորշի, ծուխ:

To Exhále էկզհէյլ բ, ն. Արտաշնչել, շնչել. բղխել, հոսել, վարել:

Exhálement էկզհէյլմէնթ գ. Արտաշնչութիւն, շոգի, գոլորշի:

To Exháust էկզհօսթ բ, ն. Հանել արտաքս, սպառել, թափել:

Exháustion էկզհօսչըն գ. Հանումն, թափումն, սպառումն:

Exháustless էկզհօսթլէս ած. Անսպառ, անսպառելի, աննուազ:

To Exhíbit էկզհիպիթ բ, ն. Յանդիմանական առնել, յառաջ բերել, երեւեցուցանել, ընծայել:

Exhíbiter էկզհիպիթըր գ. Որ յառաջ մատուցանէ, մատուցող, երեւեցուցիչ:

Exhibítion էքսհիպիշըն գ. Յանդիմանութիւն, ցուցակութիւն, ցոյցք. տուչութի, նուէր, թոշակ, փոխարէն, վարձ, տուրք:

To Exhílarate էկզհիլըրէյթ բ, ն. Զուարթացուցանել, զուարթ կամ խրախ առնել, ուրախացուցանել, զուարճացուցանել, խրախացուցանել:

Exhilarátion էկզհիլըրէշըն գ. Զուարթութիւն, զուարճութիւն, ուրախութի:

To Exhórt էկզհօրթ բ, ն. Յորդորել, յորդոր մատուցանել, խրախուսել, քաջալերել, զօրացուցանել:

Exhortátion էքսհօրթէյշըն գ. Յորդոր, յորդորումն, յորդորակ, խրախոյս, քաջալերութիւն, մխիթարութիւն։

Exhortátory էկզհօրթէյթըրի ած. Յորդորական, յորդոր, խրախոյս, քաջալերական։

Exhórter էկզհօրթըր գ. Յորդորիչ, քաջալերիչ։

To Exíccate էքսիքքէյթ բ, ն. Զորացուցանել, ցամաքեցուցանել։

Exiccátion էքսիքքէյշըն գ. Զորութիւն, ցամաքութիւն։

Exíccative էքսիքքէթիվ ած. Զորացուցիչ, ցամաքեցուցիչ։

E'xigence *կամ* E'xigency էքսիճէնս, էքսիճէնսի գ. Պահանջումն, կարօտութիւն, հարկ, պէտք. տագնապ։

E'xigent էքսիճէնթ գ. Հարկ, կարեւորութիւն, պէտք. գիր ալաչանաց առ դատաւորն. վախճան, վերջ. հնարք։

Exigúity էքսիկիուիթի գ. Փոքրկութիւն, նուազութիւն, նրբութիւն, փանաքութի։

Exíguous էկզիկիուըս ած. Դոյզն, նուազ, փոքր, սակաւ։

E'xile էքսայլ գ. Աքսոր, չիօթակ, տարագրութիւն. աքսորեալ, տարագիր։

Exíle էկզայլ ած. Նուրբ, մանր, փոքրիկ, անօսր։

To E'xile էկզայլ բ, ն. Աքսորել, տարագրել, վտարել։

Exílement էկզայլմէնթ գ. Աքսոր, տարագրութիւն։

Exilítion էքսիլիշըն գ. Ցայտումն, յարձակումն կամ ելք յանկարծակի։

Exílity էկզիլիթի գ. Փոքրկութիւն, նուազութիւն, անօսրութիւն։

Exímious էկզիմիըս ած. Գերազանց, չնաշխարհիկ, ընտիր, սիրալի, երեւելի։

Exinanítion էքսինէնիշըն գ. Ունայնութիւն, նանրութիւն, սպառումն։

To Exíst էկզիսթ բ, չ. Գոլ, ունել զգոյութիւն, կալ, 'ի գոյ եւանել։

Exístence *կամ* Exístency էկզիսթէնս, էկզիսթէնսի գ. Գոյութիւն, գոյ, լինելն։

Exístent էկզիսթէնթ ած. Գոյող, գոյակ, գոյացեալ, գոյաւոր։

Existimátion էկզիսթիմէյշըն գ. Կարծիք, կարծիք, գատումն. յարգ, համարումն մեծ։

E'xit էքսիթ գ. Ելք կամ նշան ելից 'ի թատրոնէ. ելք 'ի կենցաղոյս, վախճան կենաց, հրաժարումն. ճանապարհ ելից։

Exítial *կամ* Exítious էկզիշըլ, էկզիշըս ած. Մահաբեր, մտասակար։

E'xodus *կամ* E'xody էքսօտըս, էքսօտի գ. Ելք, գիրք ելից։

Exoléte էքսօլիթ ած. Խափանեալ, անսովոր, վերջացեալ, որ ոչ է 'ի կիր։

To Exólve էկզօլվ բ, ն. Լուծանել, վճարել, հատուցանել։

Exómphalos էկզօմֆէլըս գ. Պորտանկուռ։

To Exónerate էկզօնըրէյթ բ, ն. Թափել զբեռինս, թեթեւացուցանել, թափել։

Exonerátion էկզօնըրէյշըն գ. Թափումն, դատարկութիւն։

Exóptable էկզօփթէպլ ած. Անձկալի, ցանկալի, ըղձալի։

E'xorable էքսօրէպլ ած. Դիւրալուր, բարեհամբոյր, հեզ։

Exórbitance *կամ* Exórbitancy էկզօրպիթէնս, էկզօրպիթէնսի գ. Անչափութիւն, աւելազանցութիւն. խոտորումն, անկարգութիւն։

Exórbitant էկզօրպիթէնթ ած. Անչափ, տարապայման, կարի, պարականոն, զարտուղի։

To Exórbitate էկզօրպիթէյթ բ, չ. Զարտուղել, խոտորիլ, պարականոն գնալ։

To E'xorcise էքսօրսայզ բ, ն. Երդմնեցուցանել կամ հանել զդեւս. օրհնել կամ սրբել (աղօթիւք)։

E'xorciser էքսօրսայզըր գ. Երդմնեցուցիչ։

E'xorcism էքսօրսիզմ գ. Երդմնեցուցանելն զդեւս, երդմնեցուցչութիւն։

E'xorcist էքսօրսիսթ գ. Երդմնեցուցիչ. կախարդ, վհուկ, դիւթ։

Exórdium էկզօրտիըմ գ. Սկսուած բանի, յառաջաբան. սկիզբն։

Exornátion էքսօրնէյշըն գ. Զարդարանք, սեթեւեթ, պաճուճանք։

Exóssated էկզօսսէթէտ ած. Անոսկր, զուրկ յոսկերաց։

Exostósis էքսօսթօսիս գ. Ուռոյց ոսկերաց։

Exósseous էկզօսսիըս ած. Անոսկր։

Exótic էկզօթիք ած. Եկամուտ, ոչ բնիկ, օտար, օտարոտի։

Exótic, գ. Օտարոտի կամ անծանօթ ինչ տունկ։

To Expánd էքսփէնտ բ, ն. Սփռել, պարզել, տարածանել. ծաւալել, ընդարձակել, ճապաղել, ձգել։

Expánse էքսփէնս գ. Միջոց, տարածումն։

Expansibílity էքսփէնսիպիլիթի գ. Տարածականութիւն, ծաւալականութիւն։

Expánsible էքսփէնսիպլ ած. Տարածական, ծաւալական։

Expánsion էքսփէնշըն գ. Տարածումն, ընդարձակութիւն, պարզուած. ձգտումն. միջոց։

Expánsive էքսփէնսիվ ած. Տարածական, ծաւալական, որ ընդարձակի կամ անդադանաց։

To Expátiate էքսփէյշիէյթ բ, չ. Ընդար-

ծաւալել, տարածել, լայնել. ճեմել, շրջել. ընդարձակել զբանս, ծանրաբան լինել:

To Expéct էքսփէքթ բ, ն. Սպասել, ակնկալել, մնալ, կալ, յուսալ:

To Expéct, բ, չ. Սպասել, կալ, մնալ:

Expéctable էքսփէքթէպլ ած. Յուսալի, ակնունելի, ակնկալելի:

Expéctance կամ Expéctancy էքսփէքթէնս, էքսփէքթէնսի գ. Ակնկալութիւն, յոյս:

Expéctant էքսփէքթէնթ ած. Ակնկալու, որ սպասեալ մնայ:

Expéctant, գ. Ակնկալու, որ յուսայ կամ ակնկալեալ մնայ:

Expectátion էքսփէքթէյշըն գ. Ակնկալութիւն, յոյս:

Expécter էքսփէքթըր գ. Ակնկալու. որ սպասեալ մնայ:

To Expéctorate էքսփէքթօրէյթ բ, ն. Հանել 'ի կրծոց, մաքրել զկուրծս:

Expectorátion էքսփէքթօրէյշըն գ. Մաքրութիւն կրծոց:

Expéctorative էքսփէքթօրէթիվ ած. Մաքրիչ կրծոց:

Expédience կամ Expédiency էքսփիտիէնս, էքսփիտիէնսի գ. Պատշաճութիւն, յարմարութիւն, վայելչութիւն. յարձակումն, գնումն. շտապ, խուճապ:

Expédient էքսփիտիէնթ ած. Պատշաճ, 'ի դէպ, կարևոր, պիտանի. փոյթ, արագ:

Expédient, գ. Հնարք, արուեստ, եղանակ:

Expédiently էքսփիտիէնթլի մ. Ի դէպ, վայելչաբար. փութով, ստիպաւ:

E'xpedite էքսփիտայթ ած. Փոյթ, երագ, կազմ, դիւրապատրաստ. դիւրին, ազատ, անարգել. արագաշարժ, շոյտ, թեթև:

To E'xpedite, բ, ն. Դիւրել, ազատել, զերծուցանել. ստիպել, փութացուցանել, ձեպել. արձակել, հանել:

E'xpeditely էքսփիտայթլի մ. Արագ, ստիպաւ, փութանակի, դիւրաւ:

Expedítion էքսփիտիշըն գ. Փոյթ, ձեպ, երագութիւն. արշաւանք, շահատակութիւն, յարձակումն, գործ պատերազմի:

Expedítious էքսփիտիշըս ած. Փոյթ, արագ, շոյտ:

Expedítiously էքսփիտիշըսլի մ. Արագ, անդանդաղ, փութով, ստիպաւ, ձեպով, հապճեպ:

To Expél էքսփէլ բ, ն. Վարել, հալածել, ցրուել, փախստական առնել. ընկենուլ, հանել. տարագրել, արձակել. թողուլ, զրկել. արգելուլ, խափանել, հանել 'ի բաց:

Expéller էքսփէլըր գ. Վանող, հալածող, փարատիչ:

To Expénd էքսփէնտ բ, ն. Ծախել, ծախս առնել:

Expénse էքսփէնս գ. Ծախք:

Expénseful էքսփէնսֆուլ ած. Մեծածախ, ծանրագին:

Expénseless էքսփէնսլէս ած. Անծախ, առանց ծախուց:

Expénsive էքսփէնսիվ ած. Շռայլ, վատնիչ. մեծածախ. առատ, առատաձեռն, բազմաբաշխ:

Expénsively էքսփէնսիվլի մ. Բազում ծախուք, շռայլութեամբ, բազմածախ:

Expénsiveness էքսփէնսիվնէս գ. Բազմութիւն ծախուց, շռայլութիւն:

Expérience էքսփիրիէնս գ. Փորձ, փորձառութիւն. հմտութիւն:

To Expérience, բ, ն. Փորձել, զփորձ կամ զչափ առնուլ. հմտանալ, քաջակիրթ լինել:

Expérienced էքսփիրիէնսթ ած. Փորձ, հըմուտ, քաջակիրթ, տեղեակ:

Expériencer էքսփիրիէնսըր գ. Փորձառու, որ զփորձ առնու:

Expériment էքսփէրիմէնթ գ. Փորձ, փորձառութիւն, հմտութիւն, կրթութիւն:

To Expériment, բ, ն. Փորձել, զփորձ առնուլ. ճանաչել 'ի փորձոյ:

Experiméntal էքսփէրիմէնթէլ ած. Փորձառական. ծանուցեալ փորձով, հաւաստի:

Experiméntally էքսփէրիմէնթէլլի մ. Փորձով, 'ի ձեռն փորձոյ, փորձառութեամբ, հմտաբար:

Expérimenter էքսփէրիմէնթըր գ. Փորձառու, որ զփորձ առնու:

Expért էքսփէրթ ած. Փորձ, կիրթ, վարժ, հմուտ. յաջողակ, ճարտար, բանիբուն, տեղեակ:

Expértly էքսփէրթլի մ. Փորձիւ, իբրև քաջափորձ, հմտաբար:

Expértness էքսփէրթնէս գ. Փորձ, հըմտութիւն, ճարտարութիւն, յաջողակութիւն:

E'xpiable էքսփիէպլ ած. Քաւելի, սրբելի, արժանի քաւութեան:

To E'xpiate էքսփիէյթ բ, ն. Քաւել, սրբել, ջնջել, մաքրել (զմեղս). հաշտեցուցանել, զիջուցանել. հատուցանել, տուժել:

Expiátion էքսփիէյշըն գ. Քաւութիւն, սրբութիւն, մաքրութիւն, թողութիւն մեղաց. հաշտութիւն:

E'xpiatory էքսփիէթըրի ած. Քաւութե̄, քաւչական, քաւարար:

Expilátion էքսփիլէյշըն գ. Գողութիւն, աւարառութիւն, կապուտ:

Expirátion էքսփայրէյշըն գ. Շունչ, շնչառութիւն. փչումն հոգւոյ, յետին շունչ, մահ. արտաշնչութիւն, ծխումն. շոգի, գոլորշի. սպառումն, աւարտ, ելք, լրումն:

To Expíre էքսփա՛յր բ, ն. Շնչել. արտաշնչել. բոլորել, աւարտել:

To Expíre, բ, չ. Շնչել, փչել. հանել զհոգի, մեռանիլ. սպառիլ, ծախիլ. բոլորիլ, աւարտիլ, անցանել:

To Expláin էքսփլէ՛յն բ, ն. Մեկնել, բացատրել, պարզաբանել:

Expláinable էքսփլէ՛յնէպլ ած. Բացատրելի, մեկնաբանելի:

Expláiner էքսփլէ՛յնըր գ. Բացատրիչ, մեկնիչ, թարգման:

Explanátion էքսփլէնէ՛յշըն գ. Բացատրութիւն, մեկնութիւն, պարզաբանութիւն:

Explánatory էքսփլէ՛նէթըրի ած. Բացատրական, մեկնաբանական, մեկնական:

E′xpletive է՛քսփլիթիվ գ. Լցուցիչ, որ լինի զանելլին, լրումն հնչման:

E′xplicable է՛քսփլիքէպլ ած. Մեկնելի, բացայայտելի:

To E′xplicate է՛քսփլիքէյթ բ, ն. Պարզել, բանալ. մեկնել, բացայայտել, ցուցանել:

Explicátion էքսփլիքէ՛յշըն գ. Բացումն, տարածումն. մեկնութիւն, բացատրութիւն, բացայայտութիւն:

E′xplicative է՛քսփլիքէթիվ ած. Բացայայտիչ, մեկնական, մեկնողական:

Explicátor էքսփլիքէ՛յթըր գ. Մեկնիչ, թարգման:

Explícit էքսփլի՛սիթ ած. Պարզ, մեկն, որոշ, բացայայտ:

Explícitly էքսփլի՛սիթլի մ. Պարզաբար, որոշակի, յայտնապէս, մեկն:

To Explóde էքսփլո՛տ բ, ն. Հերքել, մերժել, 'ի բաց վարել, արհամարհել. արձակել կամ ընկենուլ բռնութեամբ կամ շառաչմամբ:

Explóder էքսփլո՛տըր գ. Որ հերքէ կամ 'ի բաց վարէ, անարգու, այպանող:

Explóit էքսփլո՛յթ գ. Ձեռնարկութիւն, գործք քաջութեան, շահատակութիւն, հանդէս քաջութեան:

To Explóit, բ, ն. Շահատակել, քաջ հանդիսանալ:

To Explórate էքսփլո՛րէյթ բ, ն. Դիտել, լրտեսել, հետազօտել:

Explorátion էքսփլորէ՛յշըն գ. Հետազօտութիւն, խոյզ, խնդիր:

Explorátor էքսփլորէ՛յթըր գ. Դէտ, լրտես, որոնիչ, խուզարկու:

Explóratory էքսփլո՛րէթըրի ած. Խուզողական, քննողական, հետազօտ:

To Explóre էքսփլո՛ր բ, ն. Դիտել, որոնել, հետազօտել, քննել:

Explórement էքսփլո՛րմէնթ գ. Հետազօտութիւն, խոյզ, խնդիր, քննութիւն, փորձ:

Explósion էքսփլո՛ժըն գ. Արձակումն շառաչմամբ, ճայթիւն, ռմբիւն, թնդիւն:

Explósive էքսփլո՛սիվ ած. Որ ճայթէ շառաչմամբ, որ ռմբիւնս արձակէ, լի շառաչմամբ:

Expónent էքսփո՛նէնթ գ. Ցուցարար:

Exponéntial էքսփոնէ՛նշէլ ած. Ցուցարարական:

E′xport է՛քսփորթ գ. Վաճառք հանեալ յերկրէն կամ տարեալ այլուր:

To Expórt էքսփո՛րթ բ, ն. Հանել յերկրէն կամ տանել արտաքս զվաճառս:

Exportátion էքսփորթէ՛յշըն գ. Հանումն կամ ելք վաճառաց յերկրէն, տանելն զվաճառս յայլ երկիր:

To Expóse էքսփո՛զ բ, ն. Դնել առաջի, յայտնել, ցուցանել. տարածել, գնել. նշաւակել. արկանել 'ի վտանգ. ընկեցիկ առնել, ընկենուլ 'ի հրապարակի. արտայայտել, արտադրել:

Exposítion էքսփոզի՛շըն գ. Դնումն կամ կանգնումն յանդիման արեւու. մեկնութիւն, բացատրութիւն:

Expósitor էքսփո՛զիթըր գ. Մեկնիչ, թարգման, արտայայտիչ:

To Expóstulate էքսփո՛սթիուլէյթ բ, չ. Տրտունջ կամ գանգատ ունել, հակառակիլ, վիճել, բողոքել:

Expostulátion էքսփոսթիուլէ՛յշըն գ. Խընդիր, հակառակութիւն. տրտունջ, գանգատ, բողոք, յանդիմանութիւն:

Expostulátor էքսփոսթիուլէ՛յթըր գ. Տրտընջող, որ գանգատ ունի, բողոքարկու:

Expóstulatory էքսփո՛սթիուլէթըրի ած. Գանգատանաց, յանդիմանութեան:

Expósure էքսփո՛ժիուր գ. Նշաւակութիւն, արտայայտութիւն, յանդիմանութիւն. արկանելն, ընկեցումն. վտանգ. դիրք, դրուն:

To Expóund էքսփա՛ունտ բ, ն. Արտայայտել, մեկնել, բացատրել, զեկուցանել. խնդրել, որոնել:

Expóunder էքսփա՛ունտըր գ. Մեկնիչ, թարգման, բացատրող:

Expréss էքսփրէ՛ս ած. Տպաւորագոյն, նըմանատիպ. յայտնի, որոշ, պարզ, հաստատուն, հաւաստի. ուսական, առանձին, մասնաւոր:

Expréss, գ. Առանձին պատգամաւոր. հրեշտակ, սուրհանդակ, պնդագնացան. բացայայտ նշանակութիւն:

To Expréss, բ, ն. Նկարել, տպաւորել, յանդիման առնել, ցուցանել. յայտնել, բացայայտել, ճառել, խօսիլ. նշանակել, ծանուցանել, զեկուցանել. քամել, մզել, ճնշել, ճմլել. հանել, կորզել:

Expréssible էքսփրէ՛սիպլ ած. Զոր մարթ է արտայայտել կամ ծանուցանել. ճմլելի, ճնշելի:

Expréssion էքսփրէ՛շըն գ. Տպաւորութիւն, յայտարարութիւն, տեսութիւն, ցոյց, նշան, նշանակութիւն. բառ, բան, տառացուածք. մզումն, ճմլումն, ճնշումն:

Expréssive էքսփրէ՛սիվ ած. Յայտնիչ, նշանական, արտայայտիչ, ազդու:

Expréssively էքսփրէ՛սիվլի մ. Յայտնապէս, քաջիկ, ազդուութեամբ իմն:

Expréssiveness էքսփրէ՛սիվնէս գ. Քաջ բացատրութիւն, ազդուութիւն բանից:

Expréssly էքսփրէ՛սլի մ. Որոշակի, յայտնապէս, պարզաբար. առանձինն, մասնաւորաբար:

Expréssure էքսփրէ՛շիւր գ. Բացայայտութիւն, յայտարարութիւն. պատկեր, նկարագիր, կենդանագրութիւն. նշան, կնիք, դրոշմ:

To E'xprobrate է՛քսփրօբրէյթ բ, ն. Նախատել, եպերել:

Exprobrátion էքսփրօբրէ՛շըն գ. Նախատինք, թշնամանք, յանդիմանութիւն:

To Exprópriate էքսփրօ՛փրիէյթ բ, ն. Հրաժարիլ, ոչ եւս սեփականել:

To Expúgn էքսփի՛ուն բ, ն. Առնուլ, զօրութեամբ առնել, յաղթել, առնել:

Expugnátion էքսփըգնէ՛շըն գ. Առումն պատերազմաւ:

To Expúlse էքսփը՛լս բ, ն. Մերժել, վանել, վարել, արտաքսել:

Expúlsion էքսփը՛լշըն գ. Մերժումն, վանումն, արտաքսումն:

Expúlsive էքսփը՛լսիվ ած. Մերժողական, վանողական, արտաքսիչ:

Expúnction էքսփը՛նքշըն գ. Ջնջումն, բարձումն:

To Expúnge էքսփը՛նճ բ, ն. Ջնջել, եղծանել. քերել, բառնալ:

Expurgátion էքսփըրգէ՛շըն գ. Մաքրումն, մաքրութիւն, սրբումն:

Expúrgatory էքսփը՛րկէթըրի ած. Մաքրիչ, սրբիչ:

E'xquisite է՛քսքուիզիթ ած. Ընտիր, քաջ, ազնիւ, գերազանց. սաստիկ, անհնարին:

E'xquisitely է՛քսքուիզիթլի մ. Վայելուչս, գեղեցիկ իմն, անվրէպ, խնամով, բոլորովին:

E'xquisiteness է՛քսքուիզիթնէս գ. Գերազանցութիւն, պատուականութիւն, ազնուութիւն, ճշգութիւն:

E'xscript է՛քսքրիփթ գ. Պատճէն, օրինակ, հաւասարին:

Exsíccant էքսի՛քքէնթ ած. Ցամաքեցուցիչ, ցամաքեցուցիչ:

To Exsíccate էքսի՛քքէյթ բ, ն. Ցամաքեցուցանել, ցամաքեցուցանել:

Exsiccátion էքսիքքէ՛շըն գ. Ցամաքութիւն, ցամաքութիւն:

Exsíccative էքսի՛քքէթիվ ած. Ցամաքեցուցիչ, ցամաքեցուցիչ:

Exspuítion էքսփիուի՛շըն գ. Թքումն:

Exsúction էքսը՛քշըն գ. Ծծումն, ձգումն:

Exsudátion էքսիուտէ՛շըն գ. Քրտնումն, ծորումն, թորումն:

Exsufflátion էքսըֆֆլէ՛յշըն գ. Փչումն:

To Exsúffolate էքսը՛ֆֆօլէյթ բ, ն. Շշել, շշնջել յունկն, հծծել:

To Exsúscitate էքսը՛սսիթէյթ բ, ն. Յարուցանել, զարթուցանել:

E'xtancy է՛քսթէնսի գ. Գերակայութիւն, բարձունք, բարձր կամ ցցուեալ մասունք:

E'xtant է՛քսթէնթ ած. Գերակայ, բարձր, արտակայցեալ, յայտնի:

Extátic *կամ* Extátical էքսթէ՛թիք, էքսթէ՛թիքէլ ած. Յափշտակեալ միտք, զմայլական:

Extémporal էքսթէ՛մփօրէլ ած. Յեղակարծ, անակնկալ, ասացեալ յանպատրաստից:

Extémporally էքսթէ՛մփօրէլլի մ. Յեղակարծում ժամու, յանկարծակի, յանպատրաստից:

Extemporáneous էքսթէմփօրէ՛նիըս ած. Յեղակարծ, անակնկալ:

Extémporary էքսթէ՛մփօրէրի ած. Յեղակարծ, անակնկալ, անպատրաստ:

Extémpore էքսթէ՛մփօր մ. Յանկարծակի, անակնկալ, յանպատրաստից:

Extémporiness էքսթէ՛մփօրինէս գ. Կարողութիւն խօսելոյ կամ գործելոյ յանպատրաստից:

To Extémporize էքսթէ՛մփօրայզ բ, չ. Խօսիլ յանպատրաստից կամ անակնկալ:

To Extend էքսթէ՛նտ բ, ն. Տարածել, ձգել. սփռել, ծաւալել, ընդարձակել, լայնել. երկայնել, երկարել. գին հատանել:

Exténder էքսթէ՛նտըր գ. Ձգող, տարածող:

Exténdible էքսթէ՛նտիբլ ած. Ձգելի, տարածական:

Extensibílity էքսթէնսիբի՛լիթի գ. Տարածականութիւն:

Exténsible էքսթէ՛նսիբլ ած. Տարածելի, տարածական:

Exténsibleness էքսթէ՛նսիբլնէս գ. Տարածականութիւն:

Exténsion էքսթէ՛նշըն գ. Տարածումն, ձգտումն, երկարութիւն:

Exténsive էքսթէ՛նսիվ ած. Լայնատարած, լայն, ընդարձակ:

Exténsively էքսթէ՛նսիվլի մ. Ընդարձակ, լայնաբար, ճոխապէս:

Exténsiveness էքսթէ՛նսիվնէս գ. Ընդարձակութիւն, առատութիւն, մեծութիւն. տարածականութիւն:

Exténsor էքսթէ՛նսըր գ. Ձգող (մկանունք):

Extént էքսթէնթ ած. Տարածեալ, ձըգուեալ:

Extént, գ. Տարածումն, ձգտումն. տարածութիւն, ընդարձակութիւն, լայնութիւն. գնահատութիւն:

To Exténuate էքսթէնիուէյթ բ, ն. Նուազեցուցանել, փոքրկացուցանել. նիւծել. անօսրացուցանել:

Extenuátion էքսթէնիուէյշըն գ. Նուազութիւն, թեթեւութիւն. հաշումն, ծիւրումն, նիհարութիւն:

Extérior էքսթիրիըր ած. Արտաքին, օտար, վերին:

Extériorly էքսթիրիըրլի մ. Արտաքուստ, առ արտաքս, արտաքոյ:

To Extérminate էքսթէրմինէյթ բ, ն. Բնաջինջ առնել, սատակել, բառնալ 'ի միջոյ, քանդել:

Exterminátion էքսթէրմինէյշըն գ. Ջնջումն, սատակումն. եղծումն, կործանումն, բարձումն, կորուստ:

Exterminátor էքսթէրմինէյթըր գ. Կործանիչ, սատակիչ, եղծիչ, քանդիչ:

To Extérmine էքսթէրմին բ, ն. Սատակել, կործանել, բառնալ, ջնջել:

Extérn էքսթէրն ած. Արտաքին. օտար:

Extérnal էքսթէրնըլ ած. Արտաքին:

Extérnally էքսթէրնըլլի մ. Արտաքուստ, առ արտաքս, արտաքոյ:

To Extíl էքսթիլ բ, չ. Կաթիլ, ծորիլ, թորիլ:

Extillátion էքսթիլլէյշըն գ. Ծորումն, թորումն:

To Extímulate էքսթիմիուլէյթ բ, ն. Խըթել, գրգռել:

Extimulátion էքսթիմիուլէյշըն գ. Խթումն, գրգռումն, շարժումն:

Extínct էքսթինքթ ած. Շիջեալ, անցուցեալ. ջնջեալ, խափանեալ, բարձեալ 'ի միջոյ, դադարեալ:

Extínction էքսթինքշըն գ. Շիջումն. եղծումն, ջնջումն, բարձումն. դադարումն:

To Extínguish էքսթինկուիշ բ, ն. Շիջուցանել, անցուցանել. դադարեցուցանել. ջնջել, եղծանել. մթացուցանել, աղօտացուցանել:

Extínguishable էքսթինկուիշէպլ ած. Շիջանուտ, շիջանելի. եղծական:

Extínguisher էքսթինկուիշըր գ. Շիջուցիչ, գործի 'ի շիջուցանել զճրագս:

Extínguishment էքսթինկուիշմէնթ գ. Շիջումն. եղծումն, բարձումն, ջնջումն. դադարումն:

To Extírp էքսթըրփ բ, ն. Արմատաքի խլել, ջնջել, բնաջինջ առնել:

To Extírpate էքսթըրփէյթ բ, ն. Արմատաքի խլել, կորզել, ջնջել, կորուսանել, սատակել:

Extirpátion էքսթըրփէյշըն գ. Խլումն յարմատոց, քանդումն, բնաջինջ բարձումն, սատակումն:

Extirpátor էքսթըրփէյթըր գ. Բնաջինջ բարձող, ապականիչ, եղծիչ:

Extispícious էքսթիսփիշըս ած. Ընդերահմայ, լերդահմայ:

To Extól էքսթօլ բ, ն. Բարձրացուցանել, գովել, ներբողել, հռչակել:

Extóller էքսթօլլըր գ. Բարձրացուցիչ, գովիչ:

Extórsive էքսթօրսիվ ած. Բռնական, բռնի:

Extórsively էքսթօրսիվլի մ. Բռնի, բռնութեամբ, հարստահարութեամբ:

To Extórt էքսթօրթ բ, ն. Բռնազբօսել, կորզել, յափշտակել, գրաւել:

To Extórt, բ, չ. Բռնազբօսել, հարստահարել, զրկել:

Extórter էքսթօրթըր գ. Բռնաւոր, յափշտակիչ:

Extórtion էքսթօրշըն գ. Բռնի կամ անիրաւ պահանջումն, զրկահարութիւն, հարստահարութիւն:

Extórtioner էքսթօրշընըր գ. Բռնաւոր, յափշտակիչ, զրկիչ:

E'xtract էքսթրէքթ գ. Էութիւն, նիւթ կամ հեղուկ հանեալ թորմամբ. քաղուած, համառօտ բովանդակութիւն:

To Extráct, բ, ն. Հանել կամ ձգել արտաքս. քամել, ճնշել, մզել. ձգել, հանել. քաղել, ընտրել, հաւաքել:

Extráction էքսթրէքշըն գ. Հանումն թորմամբ. ծնունդ, սերունդ, ծագումն, ազգահամար, ազգ, տոհմ:

Extráctor էքսթրէքթըր գ. Հանող, ձգող:

Extradíctionary էքսթրէտիքշընէրի ած. Ոչ բանիւ՝ այլ արդեամբք:

Extrajudícial էքսթրէճիուտիշըլ ած. Արտաքոյ դատաստանի:

Extrajudícially էքսթրէճիուտիշըլլի մ. Արտաքոյ դատաստանի:

Extramíssion էքսթրէմիշըն գ. Առաքումն արտաքս, արտաքսումն:

Extramundáne էքսթրէմընտէյն ած. Արտաքոյ աշխարհի:

Extráneous էքսթրէյնիըս ած. Օտար, արտաքին, եկամուտ:

Extraórdinarily էքսթրօրտինէրիլի մ. Արտաքոյ կարգի, քան ոչ սովորութեան, առանձին իմն, տարօրինակ, սքանչելապէս, կարի:

Extraórdinariness էքսթրօրտինէրինէս գ. Անսովորութիւն, նորութիւն:

Extraórdinary էքսթրօ́րտինէրի ած. Արտաքոյ կարգի կամ սովորութեան, անսովոր, աարօրինակ, նորանշան, գերազանց, չնաշխարհիկ: [կարի ինն:

Extraórdinary, մ. Արտաքոյ կարգի,

Extraparóchial էքսթրէփէրօ́քիէլ ած. Արտաքոյ ժողովրդապետութեան կամ ժողովրդապետական եկեղեցւոյ:

Extraprovíncial էքսթրէփրօվի́նշէլ ած. Արտաքոյ գաւառին կամ սահմանին:

Extrarégular էքսթրէրէ́կիուլէր ած. Արտաքոյ կանոնի, անկանոն, պարականոն, արտաքոյ սահմանի:

Extrávagance կամ Extrávagancy էքսթրէ́վէկէնս, էքսթրէ́վէկէնսի գ. Ելք արտաքոյ սահմանի, թափառումն. անտեղութիւն, այլանդակութիւն. գեղութիւն, խեռութիւն, ժանտութիւն. կորուստ, վայրապար ծախք:

Extrávagant էքսթրէ́վէկէնթ ած. Թափառական, մոլորեալ, ցնորեալ. անսովոր, օտարոտի, անտեղի, այլանդակ. անկարգ, անհնարին. շռայլ, վատնիչ:

Extrávagant, գ. Թափառական, այլանդակ, խեղաթարոյ, ստահակ:

Extrávagantly էքսթրէ́վէկէնթլի մ. Անսովոր իմն, անտեղի. կարի իմն, յանչափս. շռայլութեամբ:

Extrávagantness էքսթրէ́վէկէնթնէս գ. Անչափութիւն, անտեղութի, այլանդակութ:

To Extravágate էքսթրէվէ́կէյթ բ. ն. Ճըրջել կմ յածիլ արտաքոյ սահմանի, ցնորիլ:

Extrávasated էքսթրէ́վէսէյթէտ ած. Արտավեղեալ, զեղեալ կամ հոսեալ արտաքս յանօթոյն:

Extravasátion էքսթրէվէսէ́յշը́ն գ. Արտազեղումն (հիւթոյ):

Extravénate էքսթրէվի́նէյթ ած. Ելեալ կամ հոսեալ յերակաց:

Extravérsion էքսթրէվէ́րշը́ն գ. Մղումն կամ ձգումն արտաքս:

Extráught էքսթրօ́թ ած. Հանեալ, ելեալ:

Extréme էքսթրի́մ ած. Կարի մեծ, ծայրագոյն, սաստիկ, անհնարին. վերջին, յետին:

Extréme, գ. Վերջին սահման, յետին ծայր. աւարտ, ծայր, ծագ:

Extrémely էքսթրի́մլի մ. Յանչափս, անհնարին, մեծապէս, կարի, յոյժ:

Extrémity էքսթրէ́միթի գ. Ծայր, ծագ, սահման, վերջ. սաստկութիւն, բռնութի, վերջին ձիգն, տագնապ. աղէտք, թշուառութիւն:

To E'xtricate է́քսթրիքէյթ բ. ն. Արձակել. զերծուցանել. ձողոպրել, զերծ կացուցանել, բառնալ:

Extricátion էքսթրիքէ́յշը́ն գ. Ազատումն, զերծումն, բարձումն:

Extrínsical էքսթրի́նսիքէլ ած. Արտաքին, օտար:

Extrínsically էքսթրի́նսիքէլլի մ. Արտաքուստ, արտաքոյ: [տար:

Extrínsic էքսթրի́նսիք ած. Արտաքին, օ-

To Extrúct էքսթրը́քթ բ. ն. Շինել, կազմել, յօրինել:

Extrúctor էքսթրը́քթըր գ. Շինող, կազմող, ճարտարապետ:

To Extrúde էքսթրո́ւտ բ. ն. Վարել կամ մղել արտաքս, 'ի բաց վանել: [ղումն:

Extrúsion էքսթրո́ւժը́ն գ. Վանումն, մը-

Extúberance էքսթիո́ւպէրէնս գ. Ուռոյց, այտուց, ուռուցեալ մասն:

Exúberance էկզիո́ւպէրէնս գ. Յորդութիւն, առատութիւն, անչափութիւն, առաւելութիւն:

Exúberant էկզիո́ւպէրէնթ ած. Յորդ, զեղուն, առատ, թաթաւուն. բազմապատիկ, անչափ:

Exúberantly էկզիո́ւպէրէնթլի մ. Լիով, յանչափս, յոյժ յոյժ:

To Exúberate էկզիո́ւպէրէյթ բ. չ. Առատանալ, զեղուլ, յաճախել, յորդել:

Exúccous էքսը́քքըս ած. Ցամաք, ունի, անհիւթ:

Exudátion էքսիուտէ́յշը́ն գ. Քրտնումն, թորումն, ծորումն. քիրտն, հիւթ, խէժ, փրփուր:

To Exúdate կամ to Exúde էքսիո́ւտէյթ, էքսիո́ւտ բ. չ. Քրտնիլ, հոսիլ, թորիլ, ծորիլ, ելանել:

To Exúlcerate էկզը́լսէրէյթ բ. ն. Կեղել, խոցել, խլնայթել. զայրացուցանել, երգիծեցուցանել, գրգռել:

Exulcerátion էկզըլսէրէ́յշը́ն գ. Կեղ, խոց, վէրք, խլնայթումն, խլնայթ:

Exúlceratory էկզը́լսէրէթօրի ած. Խլնայթիչ, որ վէրս գործէ:

To Exúlt էկզը́լթ բ. չ. Խայտալ, ցնծալ, հրճուիլ, կայտռել:

Exúltance էկզը́լթէնս գ. Հրճուանք, ցընծութիւն, խնդութիւն:

Exultátion էկզըլթէ́յշը́ն գ. Հրճուանք, ցնծութիւն, խնդութիւն:

To Exúndate էկզը́նտէյթ բ. չ. Յորդել, զեղանիլ, առատանալ:

Exundátion էկզընտէ́յշը́ն գ. Յորդութիւն, զեղումն, հեղեղ:

Exúperable էքսիո́ւփէրէպըլ ած. Յաղթելի:

Exúperance էքսիո́ւփէրէնս գ. Գերազանցութիւն, առաւելութիւն:

To Exúscitate էքսը́սսիթէյթ բ. ն. Յարուցանել, կանգնել:

Exústion էկզէսչըն գ. Այրումն, կիզումն, հրդեհ:
Exúviae էկզէուվիի գ. Խորխ, կողպուտ, կեղեւանք:
E'yas այէս գ. Ձագ բազէի:
E'yasmusket այէսմըսքէթ գ. Ձագ ազգ ինչ բազէի:
Eye այ գ. Ակն, աչք. տեսութիւն, հայեցուած. զննողութիւն, զգուշութիւն. պտկունք ծառոց. ծակ. միտք, կամք, ախորժակ:
To Eye, ք, ն. Հայել, դիտել, ակնարկել, զգուշանալ, ունել առաջի աչաց:
To Eye, ք, չ. Երեւիլ, յանդիման լինել աչաց, գալ յերեւան:
E'yeball այպօլ գ. Բիբ աչաց:
Eyebríght այպրայթ գ. Աչքածաղիկ:
E'yebrow այպրաու գ. Յօնք, արտեւանունք: [սուք:
E'yedrop այտրօփ գ. Արտօսր, արտաս-
E'yeglance այկլէնս գ. Ակնարկութիւն, հայեցուած:
E'yeglass այկլէս գ. Ակնոց:
E'yeless այլէս ած. Անաչք, անաչեայ, զաչայու, կոյր: [մուտք:
E'yelet այլէթ գ. Ծակ, երդ, լուսա-
E'yelid այլիտ գ. Արտեւանունք:
Eyesérvant այսէրվէնթ գ. Ծառայ աչառու:
Eyesérvice այսէրվիս գ. Աչառութիւն:
E'yeshot այշօթ գ. Տեսիլ, հայեցուած, ձգումն տեսութեան աչաց:
E'yesight այսայթ գ. Տեսիլ աչաց, տեսութիւն:
E'yesore այսօր գ. Վէրք կամ խայթ աչաց. ատելի յոյժ: [ատելեալ:
Eyespótted այսբօթթէտ ած. Աչաձեւ պիս-
E'yestring այսթրինկ գ. Ջիղք աչաց:
E'yetooth այթութհ գ. Ակռունդ առաջին:
E'yewink այուինք գ. Թարթափ, քթթել կամ քթիթ ական: [վկայ:
Eyewítness այուիթնէս գ. Ականատես
Eyre էյր գ. Ատեան շրջող դատաւորաց. դատաւորք անտառաց:
E'yry էյրի գ. Բոյն գիշատիչ թռչնոց:

F

F էֆ Ֆ: Վեցերորդ և բաղաձայն տառ այբուբենաց Անգղիացւոց:
Fabáceous ֆէպէշըս ած. Բակլայանման, բակլայեղէն:
Fáble ֆէյպլ գ. Առասպել առակ, վէպք, զրոյցք. կեղծիք. առասպելաբանութիւն, շաղփաղփութիւն:
To Fáble, ք, ն. և չ. Առասպելել, առասպելաբանել, կեղծել:
Fábled ֆէյպլտ ած. Առասպելեալ, հռչակեալ յառասպելս:
Fábler ֆէյպլըր գ. Առասպելարկու, առասպելաբան:
To Fábricate ֆէպրիքէյթ ք, ն. Շինել, կերտել. կեղծել, խարդախել:
Fabricátion ֆէպրիքէյշըն գ. Շինութիւն, կերտուած, կազմութիւն:
Fábric ֆէպրիք գ. Շինուած, կերտուած. կազմութիւն, յօրինուած, գործուած:
To Fábric, ք, ն. Շինել, կազմել, յօրինել, կերտել:
Fábulist ֆէպիուլիսթ գ. Առասպելաբան, առասպելարկու:
Fabulósity ֆէպիուլօսիթի գ. Առասպելաբանութիւն, սնոտի բանք, աղճատանք:
Fábulous ֆէպիուլըս ած. Առասպելական, առասպելեալ, սնոտի:
Fábulously ֆէպիուլըսլի մ. Առասպելաբար, առասպելախառն բանիւք:
Face ֆէյս գ. Երեսք, դէմք. տեսիլ, կերպարան, երեւոյթ. արտաքին երես, ճակատ. պատկեր, հանդամանք. տեսիլ, նմանութիւն. համարձակութիւն, լրբութիւն. ծամածռութիւն դիմաց, պչրանք: In the face, առաջի, յանդիման, յերեսս: Face to face, դէմ յանդիման, երես առ երես. յայտնի, յայտնապէս:
To Face, ք, չ. Ձեւանալ առ երեսս, կեղծաւորիլ. 'ի դիմի հարկանիլ, ճակատիլ. դարձուցանել զերեսս:
To Face, ք, ն. Ի դիմի հարկանել, ընդդէմ ունել. ընդդիմանալ, հակառակել, յանդգնել. հայել, լինել դէմ յանդիման. ծածկել զարտաքին երեսս, պատել, դրուագել:
Fáceless ֆէյսլէս ած. Որ ոչ ունի երեսս, առանց դիմաց:
Facepáinter ֆէյսփէյնթըր գ. Պատկերահան, որ նկարէ կենդանագիր:
Facepáinting ֆէյսփէյնթինկ գ. Պատկերահանութիւն, կենդանագրութիւն:
Fácet ֆէյսէթ գ. Երես փոքր, դիմակ: Cut with facets, անկիւնաւոր կամ բազմադիմակ (գոհար):
Facétious ֆէսիշըս ած. Զուարճախօս, զուարճաբան, զուարճալի:
Facétiously ֆէսիշըսլի մ. Զուարճաբանութեամբ, հանճարով:
Facétiousness ֆէսիշըսնէս գ. Զուարճախօսութիւն, զուարճալի զրոյցք, խաղ:
Fácile ֆէսիլ ած. Դիւրին, հեշտ. դիւրըմբռնելի. հեզահամբոյր, դիւրահաւան:

To Facílitate ֆէսի՛լիթէյթ բ, ն. Դիւրել, յաջողել, ձեռն տալ:

Facílity ֆէսի՛լիթի գ. Դիւրութիւն. յաջողակութիւն. դիւրահաւանութիւն. հեշտաբարոյութիւն, մարդասիրութիւն:

Facinérious ֆէսինի՛րիըս ած. Եղեռնագործ, ապիրատ:

Fácing ֆէ՛յսինկ գ. Զարդ ճակատու, արտաքին զարդ:

Facínorous ֆէսի՛նորըս ած. Եղեռնաւոր, անօրէն, մնասակար:

Facínorousness ֆէսի՛նորըսնէս գ. Ապիրատութիւն, չարութիւն:

Fact ֆէքթ գ. Գործ, արարք, իր. արդիւնք, ճշմարտութիւն: In fact, ապաքէն, յիրաւի, արդարեւ, իրօք:

Fáction ֆէ՛քշըն գ. Աղանդ, հերձուած, ժողով. խռովութիւն, հակառակութիւն:

Fáctionary ֆէ՛քշընէրի գ. Խռովիչ, ապըստամբ:

Fáctious ֆէ՛քշըս ած. Խռովարար, խռովիչ, հակառակասէր:

Fáctiously ֆէ՛քշըսլի մ. Իբրեւ գլուխ խռովչաց, յարուցանելով աղմուկ հակառակասիրութեամբ:

Fáctiousness ֆէ՛քշըսնէս գ. Հերձասիրութիւն, խռովայուզութիւն:

Factítious ֆէքթի՛շըս ած. Ձեռակերտ, արհեստական, արուեստագործ. կեղծ, խարդախեալ:

Fáctor ֆէ՛քթըր գ. Գործակալ, փոխանորդ, գաւառապետ:

Fáctory ֆէ՛քթըրի գ. Տեղի գործակալութեան, տուն գործակալի. ժողով գործակալաց կամ վաճառականաց:

Factótum ֆէքթո՛թըմ գ. Միջամուխ կամ ձեռներէց յամենայն գործս (ասի յընտանի զրոյցս):

Fácture ֆէ՛քչիւր գ. Գործ, արարուած, գործուած:

Fáculty ֆէ՛քըլթի գ. Կարողութի, կար, զօրութիւն. մակացութիւն, գիտութիւն, արհեստ. բան, յիշողութիւն, միտք. իշխանութիւն. յաջողութիւն, ճարտարութիւն. հրաման, թոյլ, ազատութիւն, առանձնաշնորհութի. ժողով վարժապետաց:

Facúnd ֆէքը՛նտ ած. Ճոռոմ, պերճախօս:

To Fáddle ֆէ՛տըլ բ, չ. Խաղալ, ժամավաճառ լինել. գգուել:

To Fade ֆէյտ բ, չ. Նուաղիլ, նուաղիլ, տկարանալ, թալկանալ. թառամիլ, խամրիլ. ծաղկընկէց լինել. գունաթափ լինել. անցանել, ապառիլ, ցամաքիլ:

To Fade, բ, ն. Նուաղեցուցանել, տկարացուցանել. թառամեցուցանել, ապաղել:

To Fadge ֆէճ բ, չ. Յարմարիլ, պատշաճիլ. միաբանիլ, միաբան լինել. յաջողիլ, հասանել:

Faéces ֆի՛սիզ գ. Դիրտ, մրուր, կղկղանք, մնացուած:

To Fag ֆէկ բ, ն. Աշխատ առնել, պարտասեցուցանել, ձանձրացուցանել:

Fágend ֆէ՛կէնտ գ. Եզր, ծայր, սպառուած, վերջ:

Fágot ֆէ՛կըթ գ. Խուրձ, տրցակ:

To Fágot, բ, ն. Կապել 'ի խրձունս. կապել:

Fail ֆէյլ գ. Սխալ, վրիպակ. թողումն, զանցառութիւն. պակասութիւն, կարօտութիւն, անանկութիւն. մահ, սպառումն: Without fail, անշուշտ, անտարակոյս, ստուգիւ:

To Fail, բ, ն. Թողուլ 'ի ձեռանէ, թողուլ, լքանել, անտես առնել. խաբել, պատրել, 'ի դերեւ հանել. պակասել:

To Fail, բ, չ. Պակասիլ, նուաղիլ. ղիջանիլ, դադարիլ. կորնչիլ, սպառիլ. մեռանիլ, վախճանիլ. նուաղիլ, տկարանալ. վրիպիլ, 'ի դերեւ ելանել. սխալիլ. վերջանալ, կասիլ. պակաս կամ յետնեալ գտանիլ. դրժել, լուծանել:

Fáiling ֆէ՛յլինկ գ. Պակասութիւն, վրիպակ, յանցանք, մեղք:

Faílure ֆէ՛յլիւր գ. Պակասութիւն, ըսպառումն, դադարումն. սխալումն, զանցառութիւն, յանցանք. անկումն 'ի մնաց:

Fain ֆէյն ած. Ուրախ, խնդալից. բռնադատեալ, ստիպեալ:

Fain, մ. Մտադիւր, զուարթամիտ, յօժար, անձկանօք:

To Fain, բ, չ. Յանկալ, անձկալ:

Faint ֆէյնթ ած. Թոյլ, տկար, նուաղ. կթուցեալ, նուաղեալ. երկչոտ, վեհերոտ, մեղկ. լքեալ, վհատեալ. աղաղուն, թարշամեալ, այլագունեալ:

To Faint, բ, ն. Նուաղեցուցանել, լքուցանել, վհատեցուցանել:

To Faint, բ, չ. Խամրիլ, թարշամիլ, թառամիլ, այլագունիլ. նուաղիլ, թալկանալ. նուաղել, պակասիլ, նուաղիլ, լքանիլ:

Faintheárted ֆէյնթհա՛րթէտ ած. Վատասիրտ, փոքրոգի:

Faintheártedly ֆէյնթհա՛րթէտլի մ. Երկչոտութեամբ, վատասրտութեամբ:

Faintheártedness ֆէյնթհա՛րթէտնէս գ. Վեհերոտութիւն, վատասրտութի, փոքրոգութիւն:

Eáinting ֆէ՛յնթինկ գ. Նուաղումն սրտի, [Թալկացումն:

Fáintishness ֆէ՛յնթիշնէս գ. Թուլութի, տկարութիւն, նուաղումն:

Fáintling ֆէ՛յնթլինկ ած. Վեհերոտ, կարճամիտ, վատ, վատասիրտ:

Fáintly ֆէյնթլի մ. Նուաղ, նուաղ, աղօտաբար, նաեւ. թուլակի, տկարութբ. վատասրտութեամբ:

Fáintness ֆէյնթնէս գ. Թուլութիւն, տկարութիւն, լքումն, վհատութիւն. երկչոտութիւն, վատասրտութիւն:

Fáinty ֆէյնթի ած. Թոյլ, տկար, նուաղեալ, անզօր:

Fair ֆէյր ած. Գեղեցիկ, չքնաղ. շնորհաշուք, պանծալի, ազնիւ, ընտիր. յարդարուն, մեծապատրաստ. իմաստուն, հանճարեղ. մաքուր, ականակիտ. պարզ, պայծառ. յաջողակ. արդար, իրաւացի. խաղաղ, անդորր, անխռով. անկեղծ, անխարդախ. յայտնի, համարձակ, անաչառ, ուղիղ. հանդարտ, քաղցր, հեզիկ. ողջ, կակուղ. հեզ, հեզահամբոյր, մարդասէր. դիւրին, հեշտին, դիւրապատրաստ. ազնուական:

Fair, մ. Հանդարտիկ, հեզիկ. գեղեցիկս, վայելուչս, քաջիկ, գեղեցիկ իմն, բարւոք. յաջողութեամբ, յաջողակս. քաղցրութեամբ, ողջ բանիւք:

Fair, գ. Գեղեցկութիւն, կին գեղեցիկ. արդարութիւն, հաւատարութիւն:

Fair, գ. Տօնավաճառ:

Fáiring ֆէյրինկ գ. Պարգեւ տօնավաճառի:

Fáirly ֆէյրլի մ. Գեղեցիկս, ըստ պատշաճի. իրաւամբք, արդարութեամբ. ուղղութեամբ, ըստ օրինի. անկեղծութեամբ, անաչառ. պարզ, համարձակ, աներկիւղ. լիքնին, մտադիւր. անարատ. անթերի, անվթար, ողջոյն:

Fáirness ֆէյրնէս գ. Գեղեցկութիւն, գեղ. արդարութիւն, անկեղծութիւն, անարատութիւն:

Fáirspoken ֆէյրսբօքն ած. Գեղեցկախօս, պերճաբան, ճարտարախօս:

Fáiry ֆէյրի գ. Կիւս, վհուկ, կին վհուկ:

Fáiry, ած. Կիւսական:

Fáirystone ֆէյրիսթօն գ. Քար ինչ:

Faith ֆէյթհ գ. Հաւատք. քրիստոնէութիւն. ապաւինութիւն առ Աստուած. միան հաւատոյ. վստահութիւն. հաւատարմութիւն. սէր, բարեկամութիւն. անկեղծութիւն, արդարութիւն, ճշմարտութիւն. բան, խոստումն, վկայուն, ուխտ:

Fáithbreach ֆէյթհպրիչ գ. Ուխտանենգութիւն, անհաւատարմութիւն, դրժանք:

Fáithed ֆէյթհէտ ած. Հաւատարիմ, անկեղծ, ճշմարիտ:

Fáithful ֆէյթհֆուլ ած. Հաւատացեալ, քրիստոնեադաւան. հաւատարիմ, ուխտապահ. արդար, անկեղծ, ճշմարիտ:

Fáithfully ֆէյթհֆուլլի մ. Հաստատուն հաւատով. աներկբայ. հաւատարմութբ. ճշդիւ. անկեղծութեամբ, արդարութբ, ճշմարտութեամբ. հաստատութեամբ:

Fáithfulness ֆէյթհֆուլնէս գ. Արդարութիւն, ճշմարտութիւն. հաւատարմութի:

Fáithless ֆէյթհլէս ած. Անհաւատ, այլադէն. անհաւատարիմ, նենգաւոր:

Fáithlessness ֆէյթհլէսնէս գ. Անհաւատարմութիւն, նենգութիւն. անհաւատութիւն, այլազգութիւն:

Fáitour ֆէյթըր գ. Խառնագնաց, անըղգամ, խեռ:

Fake ֆէյք գ. Հնչիւն պարանի (ըստ նաւորդաց):

Falcáde ֆէլքէյտ գ. Ոստիւն ինչ ձիոյ:

Fálcated ֆէլքէյթէտ ած. Գերանդաձեւ, կոր, եղջերաձեւ:

Falcátion ֆէլքէյշըն գ. Կորութիւն:

Fálchion ֆօլչըն գ. Սուսեր կամ դաշնակ գերանդաձեւ:

Fálcon ֆօքն գ. Բազէ, որի. հրանօթ ինչ:

Fálconer ֆօքնըր գ. Բազէպան:

Fálconet ֆօլքօնէթ գ. Ազգ ինչ հրանօթից:

Fáldage ֆօլտէյճ գ. Իրաւունք ունելոյ փարախս ոչխարաց:

Fálding ֆօլտինկ գ. Ազգ անպիտան չուխայի:

Fáldstool ֆօլտսթուլ գ. Աթոռ կամ բազմոց արքային անգղիացւոց յեկեղեցւոջ յաւուր թագադրութեան իւրոյ:

Fall ֆօլ գ. Անկումն, կործանումն. մահ, աստակումն, կոտորած. քակտումն, բարձումն. խոնարհութիւն, ցածութի, վատթարութիւն. նուաղութիւն, պակասութիւն. յանգ, վերջաւորութիւն. զառ 'ի թափ, էջք. սահանք, հոսանք, հոսումն. աշուն, ժամանակ անկանելոյ կամ թօթափելոյ տերեւոց:

To Fall, բ, չ. Անկանիլ. հոսիլ 'ի բարձանց, դահավիժիլ. թափիլ, հոսիլ, թօթափիլ. զեղանիլ, մտանել. կալ 'ի վերայ, նստիլ, բազմիլ. մեռանիլ, սատակիլ, կորնչիլ. վախճանիլ, ապականիլ. նուաստանալ, յաչաց ելանել, թշուառանալ. թուլանալ, տկարանալ. նուաղիլ, պակասիլ. լքանիլ, վհատիլ. ոչ հասանել. բրդիլ, բորբոքիլ. ստորին լինել, նուաղ գտանիլ. պատահել, հանդիպել, հասանել, գալ. վիճակիլ. լինել. հասանել 'ի վերայ, ձեռնամուխ լինել, սկսանիլ. յարձակիլ, գալ 'ի վերայ. զերծանիլ, անցանել. ծանրանալ, ախլել, բռնանալ. թալկանալ, նուաղիլ. անկանիլ յարդանդէ, ծնանիլ: To fall away, թալկանալ, նուաղիլ. ապստամբիլ, վարանջել, հեռանալ. հրաժարիլ, ուրանալ. յետս

կալ, փաթթարանալ. նուաղիլ, պակասիլ, տկարանալ. թօշնիլ, գունաթափ լինել, թարշամիլ: To fall back, յետս կալ, հրաժարիլ, նշանջել, ընկրկիլ, ոչ պահել: To fall down, անկանիլ յերկիր, ընդ երկիր տարածիլ, երկիր պագանել. խոնարհիլ, ծունր կրկնել, անկանիլ յոտս: To fall from, ապստամբիլ, փախչել, հեռանալ, թողուլ: To fall in, պատկանիլ, անկանիլ 'ի վերայ, պատահել, հանդիպել, զուգընթաց լինել, հաճիլ, հաւանիլ, տեղի տալ, անսալ: To fall off, բաժանիլ, պառակտիլ. հերձանիլ. անկանիլ, կորնչել, բառնիլ. 'ի բաց կալ, հեռանալ, ապստամբել, փախչել. յետս կալ, ժխտել: To fall on, անկանիլ 'ի վերայ, յարձակիլ, դիմել: To fall over, ապստամբիլ, թիկունս դարձուցանել: To fall out, դառնալ 'ի թշնամութիւն, հակառակիլ, կռուիլ. պատահել, հանդիպել, անցանել, լինել: To fall to, անկանիլ կամ յարձակիլ 'ի վերայ, անյապ ուտել: To fall under, անկանիլ ընդ, լինել 'ի ներքոյ. դասիլ ընդ, համադասիլ: To fall upon, յարձակիլ կամ անկանիլ 'ի վերայ, դիմել. 'ի դիմի հարկանիլ:

To Fall, բ, ն. Արկանել, ձգել, ընկենուլ, զգետնել. հոսել, թափել, հեղուլ. իջուցանել, ցածուցանել, նուաղեցուցանել, պակասեցուցանել, բառնալ. ծնանել:

Fallácious ֆէլլէյշըս ած. Պատիր, խաբէական, սուտ, խաբեբայ, թիւր, մոլար:

Falláciously ֆէլլէյշըսլի մ. Խաբէութբ, նենգաւ, ստութեամբ, խորամանկութբ:

Falláciousness ֆէլլէյշըսնէս գ. Խաբէութիւն, ստութիւն, նենգութիւն, խորամանկութիւն:

Fállacy ֆէլլէսի գ. Խաբէութիւն, ստութիւն, խորամանկութիւն:

Fallibílity ֆէլլիպիլիթի գ. Սխալականութիւն, վրիպականութիւն:

Fállible ֆէլլիպըլ ած. Սխալական, մոլորական, վրիպական:

Fálling ֆօլլինկ գ. Էջք, իջումն, զառ 'ի թափ:

Fállingsickness ֆօլլինկսիքնէս գ. Վերնոտութիւն, լուսնոտութիւն:

Fállow ֆէլլօ ած. Հարեւալ 'ի կարմիր, դեղին. ոչ սերմանեալ. անգործ, խոպանացեալ, լքեալ:

Fállow, գ. Արտ կիսահերկ կմ անգործ:

To Fállow, բ, ն. Արօրադիր առնել զառաջինն առ 'ի վերստին հերկել:

Fállowness ֆէլլօնէս գ. Անպտղութիւն, անարդիւնաւորութիւն, անզաւակութիւն:

False ֆօլս ած. Սուտ. մնոտի, ոչինչ, զուր, պատիր. անհարազատ, խարդախ. անիրաւ, անարդար. նենգաւոր, ստախօս. կեղծաւոր:

To False, բ, ն. Ստել. խաբել, պատրել. ունայնացուցանել, 'ի դերեւ հանել, խոյս տալ:

Falseheárted ֆօլսհարթէտ ած. Նենգամիտ, կեղծաւոր, դաւաճան:

Fálsehood ֆօլսհուտ գ. Ստութն, սուտ. պատրանք, նենգութիւն, խաբէութիւն. սուտ վկայութիւն կամ սուտ երդումն. կեղծաւորութիւն:

Fálsely ֆօլսլի մ. Սուտ, ստութեամբ. վրիպակաւ, ընդ խաբս. նենգութեամբ, դաւաճանութեամբ:

Fálseness ֆօլսնէս գ. Ստութիւն. ստախօսութիւն. կեղծաւորութն. պատրանք, նենգութիւն:

Fálser ֆօլսըր գ. Ստախօս, խաբեբայ. նենգաւոր, կեղծաւոր:

Falsifíable ֆօլսիֆայէպըլ ած. Զոր մարթ է խարդախել կամ ապականել:

Falsificátion ֆօլսիֆիքէյշըն գ. Խարդախութիւն, ստութիւն. հերքումն, ցուցումն ստութեան:

Fálsifier ֆօլսիֆայըր գ. Խարդախիչ. սրտայօդ, ստախօս:

To Fálsify ֆօլսիֆայ բ, ն. Խարդախել, նենգել. հերքել, սուտ ցուցանել. ստել, դրժել, դաւաճանել:

To Fálsify, բ, չ. Ստել, սուտ խօսիլ, խօսիլ զստութիւն:

Fálsity ֆօլսիթի գ. Ստութիւն. ստախօսութիւն, մոլորութիւն:

To Fálter ֆօլթըր բ, չ. Պապաջել, տարակուսիլ 'ի բանս. տատանիլ, դողդոջել. թուլանալ, տկարանալ. անկարանալ, չլինել ձեռնհաս:

To Fálter, բ, ն. Մաքրել, սրբել:

Fálteringly ֆօլթըրինկլի մ. Դողալով 'ի բանս, դողդոջելով:

To Fámble ֆէմպըլ բ, չ. Թոթովել, վարանիլ 'ի բանս:

Fame ֆէյմ գ. Համբաւ, հռչակ, անուն. լուր, ձայն:

Famed ֆէյմտ ած. Հռչակաւոր, անուանի, համբաւաւոր, աշխարհալուր:

Fámeless ֆէյմլէս ած. Անանուն, անհամբաւ:

Famíliar ֆէմիլիյէր ած. Առ տնին, տան. ընտանի, մտերիմ, սերտ. ընտանեկան. ծանօթ, քաջածանօթ, ընտել. սովորեալ, ընտելացեալ, վարժ, քաջակիրթ. հասարակ, սովորական. դիւրին, պատրաստական. կարի իմն ընտանի, որ ունի ընտանութիւն ընդ կնոջ:

Famíliar, գ. Մտերիմ բարեկամ, ընտանի. այս օդոյ, ոգի, դեւ:

Familiárity ֆէմիլիյէրիթի գ. Ընտանութիւն, մտերմութիւն, սերտ բարեկամութիւն:

To Famíliarize ֆէմիլիյէրայզ բ, ն. Ընտելացուցանել, ընտանի առնել:

Famíliarly ֆէմիլիէրլի մ. Ընտանեբար, մտերմաբար. սովորաբար, յաճախակի. դիւրաւ, ինքնին, ինքնաբերաբար:

Famílle ֆէմիլ (բառ գաղղիացւոց): En famille, ընտանեբար, իբրև զընտանի, ըստ օրինի ընտանեաց:

Fámily ֆէմիլի գ. Գերդաստան, տուն, ընտանիք. տոհմ, ազգատոհմ, զարմ, ցեղ. ազգականութիւն, տոհմաթիւ. ազգ, կարգ, դաս:

Fámine ֆէմին գ. Սով, քաղց:

To Fámish ֆէմիշ բ, ն. Սովալլուկ առնել, սովեցուցանել, նքթեցուցանել:

To Fámish, բ, չ. Սովամահ լինել, տըւայտիլ, նքթիլ յոյժ:

Fámishment ֆէմիշմէնթ գ. Սով, քաղց, տուայտութիւն:

Famósity ֆէմօսիթի գ. Հռչակաւորութիւն, հռչակ, համբաւ:

Fámous ֆէյմըս ած. Համբաւաւոր, հըռչակաւոր, անուանի, երևելի:

Fámously ֆէյմըսլի մ. Հռչակաւ, մեծապէս, հրապարակաւ, յայտ յանդիման:

Fan ֆէն գ. Հովահար. խարբալ, մաղ, հողիչ, հեծանոց. գործի արծարծիչ հրոյ:

To Fan, բ, ն. Հովահարել. տալ ընդդէմ հողմոյ, տարածել առ 'ի հողմն. խարբալել, մաղել, հոսել:

Fanáticism ֆէնէթիսիզմ գ. Մոլեռանդութիւն, զառանցանք, բանդագուշանք, կոյր նախանձայուզութիւն կրօնի:

Fanátic ֆէնէթիք ած. Մոլեգին, մոլեռանդն, բանդագուշեալ:

Fanátic, գ. Մոլի, երազայոյզ, կոյր նախանձաւոր:

Fánciful ֆէնսիֆուլ ած. Յամառ, դեգ. մտացածին, երևակայական. առայօդ, այլանդակ, օտար, անտեղի, այլ ընդ այլոյ:

Fáncifully ֆէնսիֆուլլի մ. Ըստ ցնորից, այլանդակս, ըստ քմաց:

Fáncifulness ֆէնսիֆուլնէս գ. Երևակայութիւն, ցնորք, այլանդակ խորհուրդ, անհամաձայն մտածութիւն:

Fáncy ֆէնսի գ. Երևակայութիւն. խոկումն, խորհուրդ, միտք, կարծիք. կամք, ախորժակ, հաճոյք. կեղծիք, հնարք, դիւտ, այլանդակ կամ մտացածին խորհուրդ:

To Fáncy բ, չ. Երևակայել, նկարել 'ի միտս, խորհիլ, զմտաւ ածել, կարծել, թըւել անձին:

To Fáncy, բ, ն. Երևակայել, նկարել 'ի միտս, զմտաւ ածել. հաճիլ, կամիլ, սիրել, ախորժել:

Fáncymonger ֆէնսիմընկըր գ. Ծանրամիտ, օտարախորհուրդ, դեգ, դժուարաբարոյ:

Fáncysick ֆէնսիսիք ած. Խօթամիտ, թիւրեալ 'ի խորհուրդս, ցնորամիտ:

Fane ֆէյն գ. Մեհեան, տաճար:

Fánfaron ֆէնֆէրօն գ. Խրոխտապանծ, մեծաբան, մնապարծ:

Fanfaronáde ֆէնֆէրօնէյտ գ. Խրոխտանք, մնապարծութիւն ընդ քաջութիւն անձին:

Fang ֆէնկ գ. Ժանիք, ճիրան. ճանկ:

To Fang, բ, ն. Ըմբռնել, ունել, մագլել, ճանկել:

Fanged ֆէնկտ ած. Որ ունի զժանիս, ճիրանաւոր, ճաղաւոր:

Fángle ֆէնկըլ գ. Նորահնար գիւտ, հընարք, ճարտարութիւն, կեղծիք:

Fángled ֆէնկըլտ ած. Նորահնար, կեղծեալ:

Fángless ֆէնկլէս ած. Որ ոչ ունի ժանիս կամ ճիրանս:

Fángot ֆէնկըթ գ. Վաճառք կից անօթք:

Fánnel ֆէննէլ գ. Բազպան քահանայի:

Fánner ֆէններ գ. Որ հովահարէ. որ հոսէ կամ խարբալէ:

Fántasied ֆէնթէսիտ ած. Օտարախորհուրդ, լի ցնորիւք, խօլական:

Fántasm ֆէնթէզմ գ. Տես Phantasm.

Fantástic կամ Fantástical ֆէնթէսթիք, ֆէնթէսթիքէլ ած. Այլ ընդ այլոյ, օտար, անտեղի. մտացածին, երևակայական, առայօդ. խօլական, առ աչօք. դեգ, դժուարաբարոյ, ծանրամիտ, տարախոհ:

Fantástically ֆէնթէսթիքէլլի մ. Երևակայութեամբ. դեգութեամբ, այլանդակս. ըստ քմաց, ըստ հաճոյից:

Fantásticalness կամ Fantásticness ֆէնթէսթիքէլնէս, ֆէնթէսթիքնէս գ. Դեգութիւն, ծանրամտութիւն. այլանդակութի՛ւն, այլանդակ խորհուրդ. երևակայութիւն, միտք, հաճոյք:

Fántasy ֆէնթէսի գ. Երևակայութիւն, միտք, խորհուրդ. քիմք, հաճոյք, յօժարութիւն:

Fap ֆէփ ած. Արբեալ, արբշիռ:

Far ֆար մ. Հեռի, հեռագոյն, 'ի բացեայ. ընդարձակագոյն. 'ի հեռուստ, կարի իմն, յոյժ, առաւել, յաւէտ, առաւել քան, 'ի վեր. որչափ, որքան, մինչև. քաւ, մի լիցի: Far off, 'ի հեռուստ, 'ի բացուստ. հեռի, հեռագոյն:

Far, ած. Հեռի, հեռաւոր, հեռաձիգ, բացակայ: From far, 'ի հեռուստ, 'ի բացուստ, 'ի հեռաստանէ:

Far, գ. Տես Farrow.

Far-fetch ֆար-ֆէչ գ. Խորամանկութիւն, հնարիմաց ճարտարութիւն, արուեստակութիւն:

Far-fetched ֆար-ֆէչտ ած. Եկեալ՚ի հեռաստանէ, օտար, եկամուտ. արուեստակեալ, ինքնահնար, օտարոտի, անհարազատ:

Far-piercing ֆար-փիըրսինկ ած. Խորամուխ, հեռատես, քաջատես, սրահայեաց:

Far-shooting ֆար-շուտինկ ած. Հեռաձիգ:

Farce ֆարս գ. Համառօտ և ծաղրաշարժ կատակերգութիւն:

To Farce, բ, ն. Խճկել, խճողել, լնուլ, ուռուցանել:

Fárcical ֆարսիքըլ ած. Ծաղրաշարժ կատակերգութեան:

Fárcy ֆարսի գ. Բոր ձիոց:

Fárdel ֆարտըլ գ. Բեռն, պատառ, ծրար:

Fare ֆէր գ. Վարձ նաւու կամ կառաց. կերակուր, ուտեստ, դարման, ճարակ:

To Fare, բ, չ. Գնալ, երթալ, անցանել, ճանապարհորդել. կալ, լինել, վարել կամ անցուցանել զկեանս, ապրիլ. հանդիպել, պատահել, անցանել. կեալ, ապրիլ, սնանիլ: Fare you well, ողջ լեր կամ կացջիր, բարեաւ մնա:

Farewéll ֆէրուէլ մ. Ողջ լեր, մնա խաղաղութեամբ, բարեաւ մնա:

Fárewell ֆէրուէլ գ. Հրաժեշտ, ողջոյն հրաժարական, բարեաւ մնա:

Farináceous ֆէրինէշըս ած. Ալեւրանման, որ ունի նմանութիւն կամ ճաշակ ալեր:

Farm ֆարմ գ. Տալն՚ի վարձու զկալուածս, վարձ. կալուած, գեաւղ, վիճակ անդոյ:

To Farm, բ, ն. Տալ՚ի վարձու, վարձել. առնուլ՚ի վարձու, վարձել. հերկել, գործել զերկիր:

Fármer ֆարմըր գ. Վարձուոր, վարձկան. մշակ, երկրագործ, որ գործէ զերկիր:

Fármost ֆարմօսթ ած. Կարի հեռաւոր կամ բացական, վերջին, ներքսագոյն:

Fárness ֆարնէս գ. Հեռաւորութիւն, բացակայութիւն:

Farráginous ֆէրրէճինըս ած. Խառնակոյտ, խառն՚ի խուռն:

Farrágo ֆէրրէկօ գ. Դէզ խառնակոյտ:

Fárrier ֆէրրիըր գ. Պայտառ. բժիշկ գրաստուց:

To Fárrier, բ, չ. Պայտառ կամ բժիշկ լինել գրաստուց:

Fárrow ֆէրրօ գ. Խոզքորակ, խոճկոր:

To Fárrow, բ, ն. Ծնանիլ խոզի, բերել զխոզքորակս:

Fart ֆարթ գ. Փուք սրովայնի:

To Fart, բ, ն. Արձակել փուք սրովայնի:

Fárther ֆարթհըր մ. Հեռագոյն ևս, անդր ևս, առաւել, ևս, և ևս: Տես Further.

Fárther, ած. Հեռագոյն, անդր քան, այլ ևս. երկայն, երկարաձիգ:

To Fárther, բ, ն. Յառաջ վարել, յառաջացուցանել, դիւրացուցանել:

Fártherance ֆարթհըրէնս գ. Յառաջ խաղացումն, յառաջատութիւն, զարգացումն:

Farthermóre ֆարթհըրմօր մ. Եւ ևս, դարձեալ, նոյնպէս, այլ ևս, միւս ևս:

Fárthest ֆարթհէսթ մ. Հեռագոյնս, հեռագոյն ևս, ևս քան զևս հեռագոյն:

Fárthest, ած. Կարի իմն հեռի, ևս քան զևս հեռագոյն:

Fárthing ֆարթհինկ գ. Նաքարակիտ կէտ դանգ (չորրորդ մասն միոյ Pennyի). լումայ, ընկոն, փշիտ, խերևէշ: It is not worth a farthing, անպիտան, և ոչ դանգ մի արժէ:

Fárthingale ֆարթհինկէլ գ. Շրջանակ զգեստու կանանց կազմեալ յոսկերէ կիտի:

Fárthingsworth ֆարթհինկզուըրթհ գ. Որ ունի արժողութիւն միոյ դանգի կամ նաքարակիտի:

Fásces ֆէսէզ գ. Տրցակ կամ խուրձ գաւազանաց (հիւպատոսաց առ հռոմայեցիս):

Fáscia ֆէշիէ գ. Երիզ, փաթեթ:

Fásciated ֆէշիէտէտ ած. Երիզապինդ, պատեալ:

Fasciátion ֆէշիէշըն գ. Պատումն, երիզապնդութիւն:

To Fáscinate ֆէսսինէյթ բ, ն. Կախարդել, դիւթել, ցնորեցուցանել:

Fascinátion ֆէսսինէշըն գ. Կախարդութիւն, դիւթութիւն, հմայք:

Fáscine ֆէսսին գ. Տրցակ, խուրձ:

Fáscinous ֆէսսինըս ած. Կախարդական, դիւթական:

Fáshion ֆէշըն գ. Տեսիլ, կերպարան, ձև, կերպ. եղանակ, սարաս, օրինակ. սովորոյթ, սովորութիւն, կրթութիւն. նորութիւն, նորոգ սովորութիւն. ազնուականութիւն, աւագութիւն. բոր ձիոց:

To Fáshion, բ, ն. Կերպարանել, ձևացուցանել. նկարել. յարմարել, պատշաճեցուցանել. կազմել, յօրինել:

Fáshionable ֆէշընէպըլ ած. Անցեալ՚ի սովորութիւն, նորամուտ, արդի. ըստ արդի սովորութեան. նորաձև. բարեկեցիկ, ազնուական:

Fáshionableness ֆէշընէպըլնէս գ. Նորութիւն, եղանակ կամ ձև ըստ արդի սովորութեան:

Fáshionably ֆէշընէպլի մ. Ըստ այժմու սովորութեան, բարեբիկ, վայելուչ իմն:

Fáshionist ֆէշընիսթ գ. Նորասէր, հետամուտ այժմու սովորութեն, պճնասէր։

Fast ֆասթ գ. Պահք, ծոմապահք։ To break one's fast, լուծանել զծոմն կամ զպահս. առնուլ նախաճաշիկ։

Fast, ած. Պինդ, անշարժ, հաստատուն. փակեալ, ամրացեալ. ամուր, զօրաւոր. կից, պնդեալ, անբաժան. խոր, ուժգին. սերտ. արագ, դիւրաշարժ, փոյթ, ժիրաժիր։ Fast and loose, փոփոխական, յողդողդ, խաբեբայ։

Fast, մ. Պինդ, պնդապէս, անշարժ, ուժգին, սաստիկ. կից. մերձ, առընթեր. արագ, վաղ. փոյթ ընդ փոյթ. ստէպ. յաճախ։

To Fast, բ, չ. Կալ անսուաղ, չուտել. պահել, ծոմապահել։

To Fásten ֆասն բ, ն. Պնդել, հաստատել, ամրացուցանել. կապել, յօդել, յարել. սեւեռել. ապաւորել. արկանել, դնել. փակել, աղխել. հեղուսել. պինդ ունել։

To Fásten, բ, չ. Պնդիլ, հաստատիլ, կալ 'ի վերայ, ամրանալ։

Fástener ֆասնըր գ. Պնդիչ, հաստատիչ։

Fáster ֆասթըր գ. Որ պահէ, պահեցող, ժուժկալ 'ի կերակրոց։

Fásthanded ֆասթհէնտէտ ած. Կծծի, կարկամ, ագահ։

Fastidiósity ֆասթիտիօսիթի գ. Խեզութիւն, տաղտկութիւն, դժկամակութիւն։

Fastídious ֆասթիտիըս ած. Խեզ, դժպըհի. տաղտկալի, դժկամակ, արհամարհոտ։

Fastídiously ֆասթիտիըսլի մ. Դժպհի գնացիւք, զզուանօք, արհամարհութեամբ, անգոսնելով։

Fastígiated ֆասթիճիէյթէտ ած. Շեշտաւոր, սեպացեալ։

Fástingday ֆասթինկտէյ գ. Օր պահոց։

Fástness ֆասթնէս գ. Պնդութիւն, ամրութիւն. ամրոց. անձկութիւն, սղութիւն։

Fástuous ֆասչուըս ած. Պերճ, սէգ, գոռոզ։

Fat ֆաթ ած. Գէր, պարարտ. գարշելի, աղտեղի. անհեթեթ, անհնարին, մեծ. թանձրամիտ, ապուշ. ճոխ, բերրի, բազում։

Fat, գ. Ճարպ, պարարտութիւն։

To Fat, բ, ն. Պարարել, գիրացուցանել։

To Fat, բ, չ. Պարարիլ, գիրանալ։

Fat, գ. Տես Vat.

Fátal ֆէյթըլ ած. Մահաբեր, օրհասական, կործանական. ճակատագրական. ողորմ, աղետալի, թշուառական։

Fátalist ֆէյթըլիսթ գ. Ճակատագրական կամ ճակատագրեան, որ ընդունի զճակատագիր։

Fatálity ֆէթէլիթի գ. Ճակատագրութիւն, ճակատագիր. ձախորդութիւն, աղէտ, թշուառութիւն։

Fátally ֆէյթըլլի մ. Ձախողակի, չարաչար, ողորմ. ըստ կարգման ճակատագրութեան, ըստ ճակատագրութեան։

Fátalness ֆէյթըլնէս գ. Հարկ, ճակատագիր, ճակատագրութիւն։

Fate ֆէյթ գ. Ճակատագիր, բաղդ. օրհաս, մահ, արկածք, աղէտք, անցք. վերին կամ աստուածային տեսչութիւն։

Fáted ֆէյթէտ ած. Ճակատագրեալ, սահմանեալ. ճակատագրական. մահաբեր։

Fáther ֆաթհըր գ. Հայր. նախահայր, նահապետ. առաջնորդ, հեղինակ։

Fáther-in-law, գ. Աներ, սկեսրայր։

To Fáther, բ, ն. Հայրագիր լինել, որդեգրել, առնուլ յորդեգիրս. հայր լինել, հայրանալ. ընդունել, առնուլ. ընծայել, դնել, արկանել 'ի վերայ։

Fátherhood ֆաթհըրհուտ գ. Հայրութիւն։

Fátherless ֆաթհըրլէս ած. Անհայր, որբ։

Fátherliness ֆաթհըրլինէս գ. Սէր կամ գութ հայրական։

Fátherly ֆաթհըրլի ած. Հայրական, գըթալիր, բարեմտութ։

Fátherly, մ. Հայրաբար, իբրեւ զհայր։

Fáthom ֆէթհըմ գ. Գիրկ, գրկաչափ, վեց ոտնաչափ, չափ չորից կանգնոց. չափ կամ կորովութիւն մտաց, ճարտարմտութիւն։ Fathom line, գունտ նաւորդաց։

To Fáthom, բ, ն. Չափել գրկաւ. չափել զխորութիւն, արկանել 'ի ծով ըզգունտն. թափանցել 'ի խորս, զչափ առնուլ, իմանալ։

Fáthomless ֆէթհըմլէս ած. Խորին, անդընդախոր. անչափ, անհասանելի, անըմբռնելի, անսահման։

Fatídical ֆէթիտիքէլ ած. Գուշակ, կանխագէտ, նախագուշակ։

Fátiferous ֆէթիֆիրըս ած. Մահաբեր, օրհասական։

Fátigable ֆէթիկէպլ ած. Դժուարին, բազմաշխատ, տաժանելի։

To Fátigate ֆէթիկէյթ բ, ն. Աշխատ առնել, նեղել, ձանձրացուցանել։

Fatígue ֆաթիկ գ. Աշխատութիւն, վաստակ, վիշտ, նեղութիւն։

To Fatígue, բ, ն. Աշխատ առնել, վաստակեցուցանել, տաղտկեցուցանել։

Fatkídneyed ֆէթքիտնիտ ած. Գէր, յոյր, թանձրամարմին։

Fátling ֆէթլինկ գ. Ձագ անասնոց պարարակ։

Fátner ֆէթնըր գ. Պարարիչ, որ պարարէ։

Fátness ֆէթնէս գ. Պարարտութիւն,

գիրութիւն. Ճարպ. արգաւանդութիւն, առատութիւն:

To Fátten ֆէ՛տն բ, ն. Գիրացուցանել, պարարել. պարարտացուցանել, պարարտ առնել. առաւելուլ, բազմացուցանել:

To Fátten, բ, չ. Պարարիլ, յօրանալ, ստուարանալ:

Fátty ֆէ՛տի ած. Պարարտ, իւղային:

Fatúity ֆէտի՛ուիտի գ. Յիմարութիւն, անմտութիւն:

Fátuous ֆէ՛չիուըս ած. Յիմար, անմիտ. մնլի (հուր): [պուչ:

Fátwitted ֆէ՛տուիտէտ ած. Ըթամիտ, ա-

Fáucet ֆօ՛սէտ գ. Ծորակ տակառի:

Fáuchion ֆօ՛չըն գ. Տես Falchion.

Fáufel ֆօ՛ֆէլ գ. Ազգ արմաւոյ:

Fáulcon ֆօ՛գն. գ. Տես Falcon.

Fault ֆօլտ գ. Սխալ, վրիպումն, վրիպակ, յանցանք, մեղք. պակասութիւն, չգոյ. գժուարութիւն, կնճիռն: To find fault, յանդիմանել, ամբաստանել:

To Fault, բ, չ. Սխալել, վրիպել, յանցանել:

To Fault, բ, ն. Մեղադիր լինել, պարսաւել, յանցաւոր գրել:

Fáulter ֆօ՛լտըր գ. Յանցաւոր, մեղապարտ:

Fáultfinder ֆօ՛լտֆայնտըր գ. Խստն դատաւոր, դատախազ, ամբաստանող, հակառակորդ:

Fáultily ֆօ՛լտիլի մ. Վրիպակաւ, յանցանօք, ընդ խաբս, յանդէպս, թիւր:

Fáultiness ֆօ՛լտինէս գ. Թիւրութիւն, չարութիւն, յանցաւորութիւն, վրիժապարտութիւն:

Fáultless ֆօ՛լտլէս ած. Անսխալ, անվրէպ, կատարեալ, անարատ, անյանց:

Fáulty ֆօ՛լտի ած. Յանցաւոր, մեղապարտ, պատժապարտ. մոլար, սխալական, թիւր, ոչ ուղիղ. պակասաւոր, արատաւոր, թերի:

Favíllous ֆէվի՛լլըս ած. Որ ձեւանայ 'ի մոխրոյ. որ ունի կայծ հրոյ. որ նմանի մոխրոյ:

Fávour ֆէ՛վըր գ. Շնորհք, երախտիք, մարդասիրութիւն. նպաստ, օժանդակութիւն, պաշտպանութիւն, թեւարկութիւն. թոյլ, թողութիւն, ներումն. հաճութիւն, խնդութիւն. պարգեւ, ընծայ. նշանագգեստ, նշան. պատկեր դիմաց, կերպարան, գեղեցկութիւն:

To Fávour, բ, ն. Շնորհս առնել, նպաստել, օգնել, թեւարկել, մարդասիրել, հաճել. կուսակից լինել, միաբանիլ. նմանիլ:

Fávourable ֆէ՛վըրէբլ ած. Բարերար, բարեշնորհ, մարդասէր. յաջողակ, բարեյաջող. նպաստաւոր, ձեռնտու, աստար. քաջադէպ, վայելուչ. գեղեցիկ:

Fávourableness ֆէ՛վըրէբլնէս գ. Շնորհք, բարերարութիւն, մարդասիրուի:

Fávourably ֆէ՛վըրէբլի մ. Սիրով, քաղցրութեամբ, մարդասիրապէս, ձեռնտուութեամբ:

Fávoured ֆէ՛վըրտ ած. Սիրելի, ընդունելի յաչս: Well-favoured, բարեշնորհ, գեղադէմ, ընտիր, վայելուչ, բարի: Ill-favoured, տգեղ, անշեթեթ, գարշադէմ:

Fávourer ֆէ՛վըրըր գ. Բարեկամ, սիրելի, պաշտպան, ձեռնտու, օգնական, կուսակից:

Fávourite ֆէ՛վըրիտ գ. Սիրելի, մտերիմ բարեկամ. ընկեր, օգնական:

Fávourless ֆէ՛վըրլէս ած. Անկեալ 'ի շնորհաց, անարգեալ. անյաջող, չարաբաստ, ներհակ, չար, վնասակար:

Fáusen ֆօ՛սէն գ. Ազգ մեծ օձաձկան:

Fáuset ֆօ՛սէտ գ. Տես Faucet.

Fáutor ֆօ՛տըր գ. Նպաստամատոյց, պաշտպան, ձեռնտու, օգնական, թեւարկու:

Fáutress ֆօ՛տրէս գ. Կին օգնական կամ ձեռնտու:

Fawn ֆօն գ. Մատաղ այծեամն, մատաղ որթ եղանց:

To Fawn, բ, չ. Քծնիլ. շողոմել, փաղաքշել. բերել որթ եղանց, ծնանիլ այծեմնու:

Fáwner ֆօ՛նըր գ. Քծնող. մարդելոյզ, շողոքորթ, փաղաքուշ:

Fáwningly ֆօ՛նինկլի մ. Քծնելով իմն, փաղաքշանօք:

Fáxed ֆէ՛քսէտ ած. Վարսաւոր, գիսաւոր:

Fay ֆէ գ. Կին, մնուկ. հաւատք:

Féaberry ֆի՛պէրրի գ. Տունկ ինչ փշալից և հատաբեր:

To Feague ֆիգ բ, ն. Ջաղկել, գանել:

Féalty ֆի՛էլտի գ. Հաւատարմութիւն, հարկ ծառայութեան, հպատակութիւն:

Fear ֆիր գ. Ահ, երկիւղ, արհաւիրք. անձկութիւն, տագնապ, վարանք:

To Fear, բ, ն. Երկնչել, զանգիտել. երկեցուցանել, ահ արկանել:

To Fear, բ, չ. Երկնչիլ, զանգիտել. խիթալ, երկբայիլ. վարանիլ, տագնապիլ:

Féarful ֆի՛րֆուլ ած. Երկչոտ. երկիւղալից, զարհուրեալ. ահեղ, սոսկալի. պակուցանողական:

Féarfully ֆի՛րֆուլլի մ. Երկչոտութբ, ահիւ, երկիւղիւ. սոսկապէս, ահագինս:

Féarfulness ֆի՛րֆուլնէս գ. Երկչոտութիւն. ահ, երկիւղ, սոսկումն:

Féarless ֆի՛րլէս ած. Աներկիւղ, աներկեան, անվեհեր, քաջ:

Féarlessly ֆիըրլէսլի մ. Աներկիւղ, ան֊վեհեր, քաջաբար, համարձակ։

Féarlessness ֆիըրլէսնէս գ. Աներկիւղու֊թիւն, համարձակութիւն, արիութիւն։

Feasibílity ֆիզիպիլիթի գ. Հնարաւո֊րութիւն լինելոյ. հնարաւոր ինչ, զոր մարթ է առնել։

Féasible ֆիզիպըլ ած. Առնելի, գործելի, հնարաւոր, դիւրին։

Féasibly ֆիզիպլի մ. Դիւրաբար, հեշ֊տեաւ։

Féast ֆիսթ գ. Խրախութիւն, խրախ֊ճան, խնջոյք. տօն, տարեկան, աւուրք տարեկանաց. զուարճութիւն, հաճոյք, զբօսանք, վայելք։

To Feast, բ, չ. Խրախանալ կամ խնջոյս ուրախութեան կազմել ՚ի միասին։

To Feast, բ, ն. Առնել խրախութիւն սեղանոյ, հրաւիրել ՚ի կոչունս. զուարճա֊ցուցանել։

Féaster ֆիսթըր գ. Որ խնջոյս ուրախու֊թեան կատարէ, որ վայելէ ՚ի խրախճանի։

Féastful ֆիսթֆուլ ած. Տօնախմբութեան, հանդիսի. խրախալից, ուրախ, զուարճա֊ցեալ. շռայլ։

Féastrite ֆիսթրայթ գ. Օրէնք հանդիսի խրախութեան կամ կոչնոյ։

Feat ֆիթ գ. Արարք, գործք, հանդէս քաջութեան. հնարք, ձեռնածութիւն, ա֊րագաշարժութիւն։

Feat, ած. Արագ, ճարտար, հնարա֊գէտ. ընտիր, գեղեցիկ, վայելուչ։

Féateous ֆիթիըս կամ ֆիշըս ած. Ճար֊տար, յաջողաձեռն։

Féateously ֆիթիըսլի մ. Ճարտարու֊թեամբ, վայելուչ ինն։

Féather ֆէտհըր գ. Փետուր. զարդ, պա֊տուանուն. մաս ինչ մարմնոյ ձիոյ։

To Féather, բ, ն. Փետրովք զարդարել. լնուլ փետրովք. սիգաճեմ քայլել երև֊զաքաղաք, խրոխտալ, պերճանալ. զարդա֊րել, փառաւորել։ To feather one's nest, փետրազարդ յօրինել զբոյն իւր. մեծա֊նալ, հարստանալ։

Féatherbed ֆէտհըրպէտ գ. Փետրալից կամ կակուղ անկողին։

Féatherdriver ֆէտհըրտրայվըր գ. Որ փե֊տէ կամ հանէ զփետուրս։

Féathered ֆէտհըրտ ած. Փետրազարդ, փետրալից, փետրաւոր. թեւաւոր։

Féatheredge ֆէտհըրէճ գ. Փետրատայր տախտակ։ [տայր։

Féatheredged ֆէտհըրէճտ ած. Փետրա֊

Féatherfew ֆէտհըրֆիու գ. Բոյս ինչ. (Matricaria). [մերկ։

Féatherless ֆէտհըրլէս ած. Անփետուր,

Féatherseller ֆէտհըրսէլլըր գ. Փետրա֊վաճառ։

Féathery ֆէտհըրի ած. Փետրաւոր, փե֊տրազարդ։ [ինն։

Féatly ֆիթլի մ. Ճարտար, վայելուչ

Féatness ֆիթնէս գ. Ճարտարութիւն, վայելչութիւն, բարեձևորհութիւն, նազե֊լի գնացք։

Féature ֆիչիուր գ. Կերպարանք, դը֊ծագրութիւն կերպարանաց։

To Féature, բ, ն. Առնել զնմանութիւն պատկերի գծնոց. ցուցանել զկերպարանն։

To Feaze ֆիզ բ, ն. Քակել զոլորս պա֊րանին։

To Febrícitate ֆէպրիսիթէյթ բ, չ. Ախ֊տանալ տենդիւ, տապանալ ջերմամբ։

Febrifúge ֆէպրիֆիուճ գ. Դեղ ջերմնա֊հալած։

Febrifúge, ած. Ջերմնահալած։

Fébrile ֆէպրիլ ած. Ջերմնական, տենդի։

Fébruary ֆէպրուըրի գ. Փետրուար։

Féces ֆիսիզ գ. Դիրտ, մրուր, տիղմ. կղկղանք, աղբ։

Féculence կամ Féculency ֆէքիուլէնս, ֆէքիուլէնսի գ. Պղտորութիւն, աղտեղու֊թիւն. գիրտ, մրուր, տիղմ, կղկղանք։

Féculent ֆէքիուլէնթ ած. Մրրալից, աղ֊տեղի, պղտոր։

Fécund ֆէքընտ ած. Բերրի, բեղնաւոր, յուռթի, շահեկան, բազմաբեղուն, բազ֊մածին։

Fecundátion ֆէքընտէյշըն գ. Բեղնաւո֊րութիւն։

To Fecúndify ֆիքընտիֆայ բ, ն. Բեղնա֊ւորել, արգասաւոր կամ բազմածին առնել։

Fecúndity ֆիքընտիթի գ. Բեղնաւորու֊թիւն, արգասաւորութիւն, քաջաբերու֊թիւն, ծննդականութիւն, բազմածնութիւն։

Fed ֆէտ. Կատարեալ ժամանակ to Feed բայի։ [կառու։

Fédary ֆէտըրի գ. Դաշնակից կամ հար֊

Féderal ֆէտըրըլ ած. Դաշին, դաշնա֊դրութեան, ուխտի։

Féderary ֆէտըրէրի գ. Դաշնակից, ըն֊կեր, միաբանեալ։ [բան։

Féderate ֆէտըրէյթ ած. Դաշնակից, միա֊

Fee ֆի գ. Վճակ կամ պարգևական երկիր. կալուած, երկիր. վարձ, պարգև, փոխարէն, արիւտ։

To Fee, բ, ն. Վճարել, հատուցանել վարձս, տալ զփոխարէնն. կաշառել, կա֊շառաբեկ առնել. վարձել, ունել ՚ի վարձու։

Féefarm ֆիֆարմ գ. Հաս վճակի կամ պարգևական երկրի։

Féeble ֆիպլ ած. Տկար, անզօր, նուաղ, ակար։

To Féeble, բ, ն. Տկարացուցանել, լքուցանել:

Feeblemínded ֆիպլմայնտէտ ած. Տկարամիտ, կարճամիտ:

Féebleness ֆիպլնէս գ. Տկարութիւն, թուլութիւն, անկարութիւն:

Féebly ֆիպլի մ. Տկարութեամբ, թուլութեամբ:

Feed ֆիտ գ. Կեր, կերակուր, գարման. ճարակ, արօտ:

To Feed, բ, ն. Սնուցանել, ջամբել, կերակրել, բուծանել. ճնել, տալ. ատծել, գարմանել. արածել. պարարել, զուարճացուցանել. յուսացուցանել. յագեցուցանել:

To Feed, բ, չ. Սնանիլ, կերակրիլ, կեալ. արածիլ, ճարակիլ. պարարիլ. ատծիլ, յագենալ:

Féeder ֆիտըր գ. Որ տայ կերակուր, կերակրիչ, գարմանող. որ արկանէ խայծ, գրգռիչ, զօրացուցանող. կերող. ճարակող:

Feel ֆիլ գ. Զգայութիւն, շօշափելիք:

To Feel, բ, ն. Զննել, շօշափել. փորձել, զչափ առնուլ. զգալ, իմանալ. ճանաչել:

To Feel, բ, չ. Զգալ, իմանալ. բերիլ, ձգիլ. զգածիլ. ունել. զգալի լինել:

Féeler ֆիլըր գ. Զննող, շօշափող. բողկունք կամ եղջիւրք միջատաց:

Féeling ֆիլինկ գ. Զգայութիւն, շօշափելիք, զգայարան. զգացումն, զգացողութիւն. գորով:

Féeling, ած. Ազդու, սրտառուչ, գթառագորով, զգայուն:

Féelingly ֆիլինկլի մ. Սրտառուչ, գորովագին, ազդու. զգայապէս, զգայութի, ակներև:

Feet ֆիտ. Յոգնական Foot բառի:

Féetless ֆիտլէս ած. Անոտն, առանց ոտին:

To Feign ֆէյն բ, ն. Կեղծել, սուտեղծանել մօք, հնարել. երևեցուցանել. ցուցանել ընդ խաբս կամ սուտեամբ. կեղծաւորիլ, ձևանալ, կերպարանիլ:

To Feign, բ, չ. Յօդել սուտեամբ, ըստեղծաբանել, առասպելել:

Féignedly ֆէյնէտլի մ. Կեղծեօք, սուտեամբ, ընդ խաբս, առ աչս:

Féigner ֆէյնըր գ. Որ կեղծէ կամ ձևացուցանէ, դատկ, առասպելարկու:

Feint ֆէյնտ ած. Կեղծ, առ աչս, կեղծաւորեալ:

Feint, գ. Կեղծիք, պատրանք, հնարք. երևոյթ, կերպարան:

Félanders ֆիլէնտէրզ գ. Ճճի 'ի մարմնի բազէից:

To Felícitate ֆիլիսիթէյթ բ, ն. Երջանկացուցանել, երանացուցանել. խնդակից լինել, խնդալ ընդ:

Felicitátion ֆիլիսիթէշըն գ. Խնդակցութիւն, ուրախակցութիւն, շնորհաւորութի:

Felícitous ֆիլիսիթըս ած. Երջանիկ, երանելի, բարեբաստ:

Felícity ֆիլիսիթի գ. Երջանկութիւն, երանութիւն, բարեբաստութիւն, բարօրութիւն:

Féline ֆիլայն ած. Կատուի, կատուենի:

Fell ֆէլ ած. Գազանաբարոյ, անգութ, վայրագ, գիշատիչ:

Fell, գ. Մորթ, կաշի:

To Fell, բ, ն. Յերկիր կործանել, զգետնել, տապալել. հատանել. կոտորել, քանդել:

Fell, Կատարեալ ժամանակ to Fall բայի:

Féller ֆէլըր գ. Կործանիչ, տապալիչ, հատանող, փայտակոտոր:

Fellífluous ֆէլիֆլուըս ած. Լեղահոս:

Féllmonger ֆէլմընկըր գ. Մորթեվաճառ, մորթագործ:

Féllness ֆէլնէս գ. Գազանութիւն, անգթութիւն, վայրագութիւն:

Félloe ֆէլօ գ. Շրջանակ անուոյ:

Féllow ֆէլօ գ. Ընկեր, ընկերակից. միաբան, միաբանեալ. նման, նոյնասեռ. հաւասար, զոյգ. անդամ, պաշտօնակից, ծառայակից. աշակերտակից. այր, ոք. հէգ, թշուառական. յիմար, անմիտ. ապիրատ, անզգամ:

To Féllow, բ, ն. Ընկերել, զուգել, հաւասարել, միաբանել, կցել:

Fellow-cómmoner ֆէլօ-քամընըր գ. Հաւասարակից, անդամ հասարակութեան:

Fellow-créature ֆէլօ-քրիչըր գ. Ըստեղծուած նորին արարչի, համազգ, գոյակից:

Féllow-heir ֆէլօ-էյր գ. Ժառանգակից, հաղորդ ժառանգութեան:

Fellow-hélper ֆէլօ-հէլփըր գ. Գործակից, օգնական, աջակից:

Fellow-lábourer ֆէլօ-լէպըրըր գ. Վաստակակից, գործակից:

Fellow-sérvant ֆէլօ-սըրվընթ գ. Ծառայակից:

Fellow-sóldier ֆէլօ-սօլճըր գ. Զինուորակից:

Fellow-stúdent ֆէլօ-ստիուտէնթ գ. Ուսումնակից, աշակերտակից, դասակից:

Fellow-súfferer ֆէլօ-սըֆըրըր գ. Վշտակից, չարչարակից, կարեկից:

Fellow-féeling ֆէլօ-ֆիլինկ գ. Վշտակցութիւն, կարեկցութիւն, գութ. շահ, օգուտ, հաղորդակցութիւն:

Féllowlike կամ Féllowly ֆէլօլայք, ֆէլ-

ցըլօ ածջ. Հաւասար, նոյնօրինակ, զոյգ, համեմատ, միաբան:

Féllowship ֆէլլօշիփ գ. Ընկերութիւն, միաբանութիւն, հաղորդութիւն, զուգորդութիւն. գաշնակցութիւն, դաշն. հաւասարութիւն. կցորդութիւն, մասնակցութիւն:

Félly ֆէլլի մ. Գազանաբար, անգթութեամբ, յանխնայ:

Félo-de-se ֆիլօ-տի-սի գ. Անձնասպան (ըստ իրաւագիտաց):

Félon ֆէլըն գ. Չարագործ, ժանտագործ, անագորոյն, ապիրատ, նենգաւոր. ախտ ինչ արմատոյ եղնգանց:

Félon, ածջ. Անգութ, անողորմ, անիրաւ, նենգաւոր:

Felónious ֆիլօնիըս ածջ. Չար, անզգամ, անագորոյն, ապիրատ, նենգաւոր, անիրաւ:

Felóniously ֆիլօնիըսլի մ. Չարութբ, անզգամութեամբ, նենգութեամբ:

Félony ֆէլընի գ. Անզգամութիւն, չարութիւն, ապիրատութիւն, ոճիր, նենգութիւն:

Felt ֆէլտ. Կատարեալ ժամանակ to Feel բայի:

Felt, գ. Թաղիք. ձուեձ կամ վերարկու թաւարծի. մորթ, խուզածք:

To Felt, բ, ն. Թաղիս գործել, սեղմել նման թաղեաց:

To Féltre ֆէլթըր բ, ն. Թաղիս գործել:

Felúcca ֆիլըքքա գ. Նաւ ինչ փոքրիկ:

Fémale ֆիմէյլ գ. Էգ, կին: [նացի:

Fémale, ածջ. Էգ, մատակ. իգական, կա-

Feme cóvert ֆիմ քըվըրթ գ. Կին ամուսնացեալ, կին առնակին:

Feme sóle ֆիմ սօլ գ. Կին ոչ ամուսնացեալ:

Feminálity ֆեմինէլիթի գ. Իգութիւն, իգական սեռ:

Féminine ֆէմինին ածջ. Իգական. փափուկ, քնքուշ. տկար, կնատ, կնամարդի, իգացեալ:

Féminine, գ. Էգ, կին:

Fémoral ֆէմօրըլ ածջ. Ազդեր, զստի:

Fen ֆէն գ. Ճահիճ, մոր, աղտեղ, մուրատ:

Fénberry ֆէնպէրրի գ. Բոյս ինչ որ բերէ պտուղ նման թթոյ:

Fence ֆէնս գ. Պաշտպանութիւն, պահպանութիւն, զգուշութիւն. պատնէշ, շրջափակ, ցանկ. սրախաղութիւն. Ճարտարութիւն 'ի սրախաղութեան կամ 'ի պաշտպանութեան անձին:

To Fence, բ, ն. Շրջափակել, պատնէշ կամ ցանկ արկանել. ամրացուցանել, պարսպել. պաշտպանել, պահպանել, հովանի լինել:

To Fence, բ, չ. Խաղալ սուսերաւ. պաշտպանել զանձն, զգուշանալ 'ի սրոյ կամ 'ի զինուց:

Fénceless ֆէնսլէս ածջ. Որ ոչ ունի ցանկ կամ պատնէշ. անպարիսպ, բացատարած:

Féncer ֆէնսըր գ. Սրախաղ, ուսուցիչ սրախաղութեան:

Féncible ֆէնսիպլ ածջ. Զօր մարթ է պաշտպանել կամ ամրացուցանել:

Féncingmaster ֆէնսինկմասթըր գ. Ուսուցիչ սրախաղութեան կամ զինաշարժութեան:

Féncingschool ֆէնսինկսքուլ գ. Կրթարան սրախաղութեան կամ զինաշարժութե:

To Fend ֆէնտ բ, ն. Արգելուլ, խափանել, զգուշանալ, խոյս տալ:

To Fend, բ, չ. Վիճել, հակառակել, չտալ տեղի, խուսափել. խորամանկել:

Fénder ֆէնտըր գ. Արգել, խափան, պատսպարան:

Fenerátion ֆէնէրէշըն գ. Վաշխ, վաշխառութիւն:

Fénnel ֆէննէլ գ. Սամիթ:

Fénnelflower ֆէննէլֆլաուըր գ. Բոյս արջնդեղի:

Fénnelgiant ֆէննէլճայընտ գ. Նարգէս:

Fénny ֆէննի ածջ. Ճախնային, ճախճախուտ, գիճին. որ բնակէ 'ի ճախինս:

Fénnystones ֆէննիսթօնզ գ. Բոյս ինչ:

Fénsucked ֆէնսըքտ ածջ. Հանեալ կամ ելեալ 'ի ճախնոյ:

Fénugreek ֆէնիւկրիք գ. Չաման:

Feod ֆիւտ գ. Վիճակ կամ պարգեւական երկիր:

Féodal ֆիւտըլ ածջ. Վիճակական կամ վիճակեան:

Féodary ֆիւտըրի գ. Վիճակաւոր, վիճակակալ:

To Feoff ֆէֆ բ, ն. Տալ 'ի ժառանգութիւն կամ 'ի ստացուածս:

Feofféé ֆէֆֆի գ. Ժառանգակալ, վիճակակալ:

Féoffer ֆէֆֆըր գ. Ժառանգատու, վիճակատու:

Féoffment ֆէֆմընտ գ. Տուչութիւն ժառանգութեան, ժառանգատուութիւն:

Ferácity ֆիրէսիթի գ. Բեղնաւորութի, արդասաւորութիւն, պարարտութիւն, առատութիւն:

Féral ֆիրըլ ածջ. Մահաբեր, սգական, սգալի:

Feriátion ֆիրիէշըն գ. Տօնաթացումն, հանգիստ, պարապութիւն, դադարումն 'ի գործոյ:

Férine ֆիրայն ածջ. Գազանային, վայրենի, վայրի:

Feríneness ֆէրա՛յննէս գ. Գազանութի, վայրենութիւն:
Férity ֆէ՛րիթի գ. Գազանութիւն, վայրագութիւն, գժնդակութիւն:
Férment ֆէ՛րմէնթ գ. Խմոր, մակարդ, եռացումն. խռովութիւն:
To Férment, բ, ն. Խմորել, մակարդել:
To Férment, բ, չ. Խմորիլ, մակարդիլ, եռալ:
Ferméntable ֆըրմէ՛նթէպըլ ած. Խմորելի, մակարդելի:
Ferméntal ֆըրմէ՛նթէլ ած. Խմորեցուցիչ, մակարդիչ:
Fermentátion ֆըրմէնթէ՛յշըն գ. Խմորումն, մակարդումն, եռացումն:
Ferméntative ֆըրմէ՛նթէթիվ ած. Խմորեցուցիչ, մակարդիչ, եռացուցիչ:
Fern ֆը՛րն. Բոյս ինչ (վայրի ձարխոտ):
Ferócious ֆիրօ՛շըս ած. Վայրագ, վայրենի, ամեհի, անագորոյն, գժնեայ, դըժընդակ:
Ferócity ֆիրօ՛սիթի գ. Գազանութիւն, վայրենութիւն, գժնդակութիւն:
Férreous ֆէ՛րրիըս ած. Երկաթի, երկաթեղէն:
Férret ֆէ՛րրիթ գ. Աքիս վայրենի, սամոյր. ժապաւէն ինչ: [սալ:
To Férret, բ, ն. Հանել 'ի ծակուց, որ-
Férreter ֆէ՛րրիթըր գ. Որ հանէ 'ի ծակուց կամ որսայ, գարանակալ: [տոյ:
Férriage ֆէ՛րրիէճ գ. Վարձ անցից գե-
Ferrúginous ֆէրրու՛ճինըս ած. Երկաթեայ, երկաթախառն, երկաթագոյն:
Férrule ֆէ՛րրիլ գ. Շրջանակ երկաթի:
To Férry ֆէ՛րրի բ, ն. Անցուցանել ընդ գետ նաւակաւ կամ լաստիւ:
To Férry, բ, չ. Անցանել ընդ գետ նաւակաւ կամ լաստիւ:
Férry կամ Férryboat ֆէ՛րրի, ֆէ՛րրիպօթ գ. Նաւակ կամ լաստ անցից գետոյ. անցք գետոյ: [ցից գետոյ:
Férryman ֆէ՛րրիմէն գ. Նաւակավար ան-
Fértile ֆէ՛րթիլ ած. Բերրի, պտղաբեր, արգասաւոր, արգաւանդ, բազմաբեղուն, առատ:
Fértileness ֆէ՛րթիլնէս գ. Արգասաւորութիւն, քաջաբերութիւն:
To Fertílitate ֆըրթի՛լիթէյթ բ, ն. Բեղնաւորել, արգասաւոր գործել:
Fertílity ֆըրթի՛լիթի գ. Արգաւանդութիւն, արգասաւորութիւն, պտղաբերութիւն, առատութիւն, լիութիւն:
To Fertilíze ֆըրթիլա՛յզ բ, ն. Բեղնաւորել, արգասաւոր կամ պտղաբեր գործել:
Fértily ֆէ՛րթիլի մ. Առատապէս, արգասաւորութեամբ:

Férula ֆէ՛րիուլէ գ. Ձաղկիչ, գաւազան:
To Férule ֆէ՛րուլ բ, ն. Ձաղկել, գանել, հարկանել գաւազանաւ:
Férvency ֆէ՛րվէնսի գ. Եռանդն, ջերմութիւն, բորբոք. նախանձ, տենչ, ջերմեռանդութիւն. սաստկութիւն:
Férvent ֆէ՛րվէնթ ած. Ջերմ, եռացեալ սաստիկ. ջերմեռանդն, փութեռանդն:
Férvently ֆէ՛րվէնթլի մ. Եռանդեամբ, եռանդագին, ջերմեռանդն. սաստիկ, ուժգին, կարի խին:
Férvid ֆէ՛րվիտ ած. Ջերմ, եռանդուն. սաստիկ, ջերմագին:
Fervídity ֆըրվի՛տիթի գ. Ջերմութիւն, բորբոք, եռանդն, սաստկութի. նախանձ, տենչ:
Férvidness ֆէ՛րվիտնէս գ. Ջերմութիւն, բորբոք, եռանդն:
Férvour ֆէ՛րվըր գ. Եռանդն, ջերմութիւն, տապ. նախանձ, բորբոք, տենչ. ջերմեռանդութիւն:
Féscue ֆէ՛սքիու գ. Ցիւղ՝ որով ուսանին մանկունք զայբուբենս: [նոյ:
Fésels ֆի՛սէլզ գ. Ազգ անպիտան ցոր-
Fesse ֆէս գ. Երիզ (ըստ կնքաբանից):
To Féster ֆէ՛սթըր բ, չ. Խղխայթիլ, շարաւանալ, նեխիլ, ապականիլ:
Féstinate ֆէ՛սթինէյթ ած. Փոյթ, երագ, շոյտ:
Féstinately ֆէ՛սթինէյթլի մ. Փութով, փութանակի, ճեպով, ընդ փոյթ:
Festinátion ֆէսթինէ՛յշըն գ. Աճապարումն, շտապ, փոյթ, ճեպ:
Féstival ֆէ՛սթիվէլ ած. Տօնի, հանդիսի, ուրախութեան:
Féstival, գ. Տօն, օր տօնի, տարեկան, տօնախմբութիւն. հանդէս ուրախութեան, խրախութիւն:
Féstive ֆէ՛սթիվ ած. Տօնի, տօնական, հանդիսական, ուրախութեան:
Festívity ֆէսթի՛վիթի գ. Տօն, հանդէս, տօնախմբութիւն. խրախութիւն, խնդութի:
Festóon ֆէսթո՛ւն գ. Դրասանգ:
Féstucine ֆէ՛սթիուսին ած. Ցօղնագոյն, յարդագոյն:
Festúcous ֆէսթի՛ուքըս ած. Ծղային, ցօղնակերպ, յարդաշէն:
Fet ֆէթ գ. Մասն, հատուած, կտոր:
To Fet, բ, ն. Երթալ 'ի խնդիր, երթալ առ 'ի բերել:
Fetch ֆէչ գ. Հնարք, ճարտարութիւն, խորամանկութիւն. դաւ, խաբէութիւն:
To Fetch, բ, ն. Երթալ 'ի խնդիր, գնալ առ 'ի բերել. բերել, տանել, հանել. ձգել, ընկենուլ. ձգել, վերածել. յառաջ բերել. առնել. 'ի վերայ հասանել: To fetch a

sigh, յոգւոց հանել, հառաչել։ To fetch one's breath, շունչ առնուլ, շնչել կամ ձգել զօդ։

To Fetch, բ, չ. Դառնալ, շրջան առնուլ, պտոյտքել։

Fétcher ֆէչըր գ. Որ ձգէ կամ առնի։

Fétid ֆէտիտ ած. Գարշահոտ, ժահահոտ, գարշելի, զզուելի։

Fétidness ֆէտիտնէս գ. Գարշահոտութիւն, ժահահոտութիւն։

Fétlock ֆէթլօք գ. Մազ գարշապարաց [ձիոյ։

Fétor ֆէթըր գ. Նեխ, հոտ գձնեայ, ժահահոտութիւն։

Fétter կամ Fétters ֆէթթըր, ֆէթթըրզ գ. Ոտնակապք, կապանք, շղթայք։

To Fétter, բ, ն. Արկանել 'ի շղթայս, կապել, կաշկանդել։

To Féttle ֆէթթըլ բ, չ. Խաղալ, ժամավաճառ լինել։

Fétus ֆէթըս գ. Սաղմն կամ ծնունդ յարգանդի։

Feud ֆիուտ գ. Գժտութիւն, կագ, կըռիւ, հակառակութիւն, թշնամութիւն։

Féudal ֆիուտըլ ած. Վիճակական կամ վիճակեան։

Feúdal, գ. Վիճակ կամ պարգեական երկիր։

Feúdatory ֆիուտէթըրի գ. Վիճակաւոր, վիճակական։

Féver ֆիվըր գ. Տենդ, ջերմն։

To Féver, բ, ն. Ջերմացուցանել, տապացուցանել։

Féveret ֆիվըրէթ գ. Թեթև ջերմն, ջերմնեակ։

Féverfew ֆիվըրֆիու գ. Խոտ ինչ բժշկական (Matricaria).

Féverish ֆիվըրիշ ած. Ջերմնոտ, ջերմամբ տապացեալ. ջերմնական. յողդողդ, անհաստատ. տապախառն, հրատապ։

Féverishness ֆիվըրիշնէս գ. Ջերմախառնութիւն։

Féverous ֆիվըրըս ած. Ջերմնոտ, ջերմնատարնայ. ջերմնական, տապալին. ջերմնաբեր։

Févery ֆիվըրի ած. Ջերմնոտ, տենդոտ, տապացեալ ջերմամբ։

Féuillage ֆիուիլէճ գ. Փունջ կամ բոլորք տերևոց։

Féuillemort ֆիուիլմօրթ գ. Տերև թարշամեալ, գոյն թարշամեալ տերևոյ։

Few ֆիու ած. Սակաւ, նուազ, դոյզն, սուղ։ In few, սակաւուք, համառօտիւ, կարճ 'ի կարճոյ։

Féwel ֆիուիլ գ. Նիւթ կիզանելական։

To Féwel, բ, ն. Արծարծանել, բորբոքել։

Féwer ֆիուըր ած. Նուազագոյն։

Féwness ֆիունէս գ. Սակաւութիւն, նըւազութիւն. սղութիւն, համառօտութիւն բանի։

To Fey ֆէյ բ, ն. Մաքրել զխրամն։

Fib ֆիպ գ. Ստութիւն, ստախօսութիւն (ըստ մանկանց)։

To Fib, բ, չ. Ստել, սուտ խօսել։

Fíbber ֆիպպըր գ. Ստախօս։

Fíbre ֆայպըր գ. Թել, երակ, մանրաթել։

Fíbril ֆայպրիլ գ. Մանրաթել, մանրերակ։ [րակ։

Fíbrous ֆայպրըս ած. Բազմաթել, լի մանրաթելիւք։

Fíbula ֆիպիուլէ գ. Ոլոք կամ ճարմանդ սրունից։

Fíckle ֆիքըլ ած. Յողդողդ, փոփոխական, յեղյեղուկ։

Fíckleness ֆիքըլնէս գ. Յողդողդութիւն, փոփոխամտութիւն, անհաստատութիւն։

Fíckly ֆիքլի մ. Յողդողդութեամբ։

Fíco ֆիքօ գ. Նշան արհամարհութեան։

Fíctile ֆիքթիլ ած. Խեցեղէն, կաւեղէն։

Fíction ֆիքշըն գ. Կեղծիք, զրոյց, սնեղծաբանութիւն, առասպել. ստութիւն։

Fíctious ֆիքշըս ած. Կեղծեալ, հնարեալ, ստայօդ։

Fictítious ֆիքթիշըս ած. Կեղծ, արհեստական, սուտ, ստայօդ, մտացածին, առասպելական։

Fictítiously ֆիքթիշըսլի մ. Կեղծեօք, ըստութեամբ։

Fid ֆիտ գ. Գործի ինչ նաւորդաց։

Fíddle ֆիտըլ գ. Ջութակ։

To Fíddle, բ, չ. Հարկանել զջութակ. խաղալ 'ի սնոտիս, ժամավաճառ լինել։

Fíddlefaddle ֆիտըլֆէտըլ գ. Խաղալիք, սնոտիք, աղճատանք։

Fíddlefaddle, ած. Սնոտի, ժամավաճառ, նեղիչ, ձանձրացուցիչ։

Fíddler ֆիտլըր գ. Ջութակահար։

Fíddlestick ֆիտըլսթիք գ. Աղեղն կամ աղեղնաձև գործի ջութակի։

Fíddlestring ֆիտըլսթրինկ գ. Լար ջութակի։ [թակի։

Fidélity ֆիտէլիթի գ. Հաւատարմութիւն, անկեղծութիւն, արդարութիւն. մտերմութիւն։

To Fidge կամ to Fídget ֆիճ, ֆիճէթ բ, չ. Տատանիլ, շարժիլ։

Fidúcial ֆիտիուշըլ ած. Վստահ, քաջայոյս։

Fidúciary ֆիտիուշիէրի գ. Աւանդապահ, աւանդակալ. վստահացեալ 'ի հաւատս։

Fidúciary, ած. Վստահ, քաջայոյս, աներկմիտ, աներկբայ, անտարակոյս, հաւատացի, անշուշտ։

Fief ֆիֆ գ. Վիճակ կամ երկիր պարգեւական, տուացուած, ժառանգութիւն:

Field ֆիլտ գ. Դաշտ, ագարակ, անդաստան. դաշտագետին, դաշտ հարթածաւալ. մարտ, ճակատամարտ. ասպարէզ մարտի. տարածութիւն, ընդարձակութիւն. հարթութիւն, երես:

Fielded ֆիլտէտ ած. Անցեալ յասպարիսի, ճակատեալ 'ի պատերազմ:

Field-basil ֆիլտ-պէզիլ գ. Ռեհան վայրի:

Fieldbed ֆիլտպէտ գ. Անկողին 'ի մէջ դաշտի, գետնախշտի:

Fieldfare ֆիլտֆէյր գ. Տորդիկ:

Fieldmarshal ֆիլտմարշէլ գ. Զօրապետ, սպարապետ:

Fieldmouse ֆիլտմաուս գ. Մուկն դաշտի:

Fieldofficer ֆիլտօֆֆիսըր գ. Զօրապետ գնդի:

Fieldpiece ֆիլտփիս գ. Թնդանօթ մարտի:

Fiend ֆինտ գ. Թշնամի, ոսոխ, հակառակորդ. դեւ, սատանայ:

Fierce ֆիրս ած. Վայրագ, վայրենի, գազանական, ամեհի, գժնդակ. ուժգին, սաստիկ, բուռն:

Fiercely ֆիրսլի մ. Գազանաբար, կատաղաբար, յանդգնաբար, սաստիկ, ուժգին, անհնարին:

Fierceness ֆիրսնէս գ. Գազանութիւն, վայրենութիւն, ամեհութիւն. կատաղութիւն, մոլեգնութիւն. ուժգնութիւն:

Fierifácias ֆայիրիֆէյշըս գ. Հրաման ինչ դատաւորական:

Fíeriness ֆայէրինէս գ. Ջերմութիւն, տապ. բորբոք, եռանդն:

Fíery ֆայէրի ած. Հրային, հրեղէն. բորբոքեալ, կիզանող. բուռն, սաստիկ. կատաղի, մոլեգին, զայրագին. ջերմաջերմ:

Fife ֆայֆ գ. Սրինգ:

Fífteen ֆիֆթին ած. Հնգետասան:

Fífteenth ֆիֆթինթհ ած. Հնգետասաներորդ: [րորդ մասն:

Fifth ֆիֆթհ ած. Հինգերորդ. հինգե-

Fífthly ֆիֆթհլի մ. Հինգերորդ:

Fíftieth ֆիֆթիէթհ ած. Յիսներորդ:

Fífty ֆիֆթի ած. Յիսուն:

Fig ֆիկ գ. Թզենի. թուզ:

To Fig, բ, ն. Խաղ անել, այպանել, խաբել մտօք:

Fígapple ֆիկէփփըլ գ. Ազգ խնձորոյ:

Fight ֆայթ գ. Մարտ, պատերազմ, ճակատամարտ. կռիւ, մենամարտութիւն. ցանկ կառուի զատախտակամածի նաւու 'ի ժամ պատերազմի:

To Fight, բ, ն. և չ. Մարտնչել, պատերազմել, կռուել, ճակատել. մենամարտել. ընդդէմ կալ, հակառակել:

Fíghter ֆայթըր գ. Մարտիկ, պատերազմող, մենամարտիկ:

Fíghting ֆայթինկ ած. Մարտիկ, պատերազմող, գոռ. մարտի:

Figmárigold ֆիկմէրիկօլտ գ. Բոյս ինչ:

Fígment ֆիկմէնթ գ. Կեղծիք, գիւտ, հնարք, առասպել:

Fígpecker ֆիկփէքըր գ. Թզկերուկ (թռչուն ինչ փոքրիկ):

Fígulate ֆիկիուլէյթ ած. Բրտեայ, կաւագործ:

Fígurable ֆիկիուրէպըլ ած. Ձեւանալի, ձեւաւոր, ձեւական:

Figurabílity ֆիկիուրէպիլիթի գ. Ձեւաւորութիւն, ձեւականութիւն:

Fígural ֆիկիուրէլ ած. Ձեւաւոր, գծական, չափական:

Fígurate ֆիկիուրէյթ ած. Ձեւաւոր, ձեւական. ձեւացեալ. բազմախաղ կամ երաժըշտական (երգ):

Figurátion ֆիկիուրէյշըն գ. Ձեւակերպութիւն, ձեւ, կերպարան, տիպ:

Fígurative ֆիկիուրէթիվ ած. Օրինակական, խորհրդաւոր. այլաբանական. վսեմ, ճարտարական:

Fíguratively ֆիկիուրէթիվլի մ. Նմանութեամբ, օրինակաւ, խորհրդաբար, այլաբանօրէն:

Fígure ֆիկիուր գ. Ձեւ, տեսակ, տեսիլ, կերպարան. պատկեր, արձան. շուք, վայելչութիւն. մեծութիւն, իշխանութիւն, փառք, պատիւ. նկար, գծագրութիւն. նշանագիր. թուանշան. կարգ, դասաւորութիւն. տիպարք. առակ, օրինակ, տիպ. ձեւ երկրաչափական. ձեւ ճարտասանական, այլաբանութիւն, փոխաբերութիւն:

To Fígure, բ, ն. Ձեւացուցանել, ձեւակերպել, կերպարանել. երեւեցուցանել, ցուցանել, յանդիման անել. դրոշմել, նըկարել, տպաւորել. գծագրել, նշանագրել. նշանակել, օրինակել. պատկերագործ յօրինել. քանդակել. զարդարել, սեթեւեթել. նկարել 'ի միտս, երեւակայել, խորհել, հայել մտօք. գուշակել, յայտ անել. այլաբանել, փոխաբերել:

Fígure-flinger ֆիկիուր-ֆլինկըր գ. Ախտարմոլ, քաղդեայ:

Fígwort ֆիկուըրթ գ. Բոյս ինչ (Scrofolaria, տճ. [illegible]):

Filáceous ֆիլէյշըս ած. Մանուածոյ, բազմաթել: [տենի:

Fílacer ֆիլէսըր գ. Պաշտօնեայ որ յա-

Fílament ֆիլէմէնթ գ. Թել, երակ:

Fílbert ֆիլպըրթ գ. Կաղին աղնիւ:

To Filch ֆիլչ բ, ն. Գողանալ, յափըշտակել, առնուլ կամ բառնալ նենգաւ:

Filcher ֆիլչըր գ. Գող, խաբեբայ, նենգաւոր:

File ֆայլ գ. Շար, կարգ, տող. կարգ կամ դասակարգութիւն զօրաց. ոճ, ձև, եղանակ. խարտոց:

To File, ե, ն. Շարել, անցուցանել ընդ ծակ. մատուցանել յատեան դատաւորի. խարտել, յղկել, մաշել. աղաւաղել, ապականել:

To File, ե, չ. Ի շար անկանիլ, խաղալ, գնալ կարգաւ կամ զկնի միմեանց:

Filecutter ֆայլքըթըր գ. Խարտոցագործ, խարտոցարար:

Filemot ֆիլիմօթ գ. Գոյն դեղին՝ դըժգոյն, գոյն թառշամեալ տերևոց:

Filer ֆայլըր գ. Որ խարտէ, որ կարէ կամ յղկէ խարտոցաւ:

Filial ֆիլիըլ ած. Որդիական, որդւոյ:

Filiation ֆիլիէյշըն գ. Որդիութիւն:

Filings ֆայլինկզ գ. Խարտ, խարտուած, խարտածք:

Fill ֆիլ գ. Լրումն, յագուրդ, յագ: Տես և Thill.

To Fill, ե, ն. Լնուլ, լցուցանել. յագեցուցանել. խճողել: To fill out, լնուլ. առաւելուլ, ընդարձակել: To fill up, լնուլ. լնուլ զտեղին. լնուլ, կատարել, 'ի կիր արկանել. լնուլ, ունել:

To Fill, ե, չ. Լնուլ, տալ ըմպել. լի լինել. յագենալ: To fill up, լնուլ, լի լինել:

Filler ֆիլըր գ. Լրումն, որ լնու զպարապութիւն. լցուցիչ:

Fillet ֆիլլէթ գ. Հիւսուած, հիւս, կապ. մէջք որթու կամ երինջոյ. վէգ (զարդ ինչ ըստ ճարտարապետաց):

To Fillet, ե, ն. Հիւսել, կապել. զարդարել վիգաւ:

Fillip ֆիլլիփ գ. Պնդ, հարուած քթի:

To Fillip, ե, ն. Պնդս հարկանել, տալ քթի:

Filly ֆիլլի գ. Մատաղ մտրուկ ձիոյ. [մտրուկ:

Film ֆիլմ գ. Մաշկ, թաղանթ:

To Film, ե, ն. Թաղանթապատել:

Filmy ֆիլմի ած. Մաշկային, թաղանթային:

Filter ֆիլթըր գ. Պարզուստ, քամոց:

To Filter, ե, ն. Մզել զհեղանիւթս ընդ թուղթ կամ ընդ կտաւ, քամել, պարզել:

Filth ֆիլթհ գ. Աղտ, աղտեղութիւն, գարշութիւն, խոհերք, զազրութիւն:

Filthily ֆիլթհիլի մ. Աղտեղութեամբ, գարշս:

Filthiness ֆիլթհինէս գ. Բիծ, արատ. զազրութիւն, պղծութիւն, անառակութիւն:

Filthy ֆիլթհի ած. Աղտեղի, գարշ, պիղծ, անառակ:

To Filtrate ֆիլթրէյթ ե, ն. Մզել, քամել, պարզել:

Filtration ֆիլթրէյշըն գ. Մզումն, քամուած:

Fimble hemp ֆիմպըլ հէմփ գ. Բոյս կանեփոյ անսերմն:

Fin ֆին գ. Թև ձկանց:

Fin-footed ֆին-ֆութէտ ած. Տափաթաթ, լայնաթաթ, լայնոտն:

Finable ֆայնէպըլ ած. Տուժելի, տուգանելի:

Final ֆայնէլ ած. Յետին, վերջին. վախճանական. մահաբեր, կործանական:

Finally ֆայնէլլի մ. Ի վախճանի, հուսկ յետոյ. 'ի կատարած, մինչև իսպառ:

Finance ֆինէնս գ. Եկամուտք իշխանին, արքունի մուտք:

Financier ֆինէնսիր գ. Պաշտօնեայ արքունի եկամտից, սակական եկամտից:

Finary ֆայնէրի գ. Հալոց կամ բովք զտելոյ զերկաթ:

Finch ֆինչ գ. Սարեկիկ (ան. ֆրինճիլլա):

To Find ֆայնտ ե, ն. Գտանել. ընդունել, հասանել. ստանալ, ունել. պատահել, ընդ առաջ ելանել. 'ի վերայ հասանել, ըմբռնել. յայտնել. իմանալ, գիտել, 'ի միտ առնուլ. լնուլ, տալ, պատրաստել. հաւանիլ, հաստատել (ըստ իրաւաբանաց): To find himself, լինել, գտանիլ (առողջ կամ հիւանդ), կեալ: To find out, գտանել զմիտս, մեկնել, լուծանել. գտանել, հանել 'ի վեր, յայտնել. իմանալ, 'ի միտ առնուլ, ճանաչել. գտանել, հնարել, ըստեղծանել:

Finder ֆայնտըր գ. Գտանող, որ գտանէ:

Findfault ֆայնտֆօլթ գ. Ամբաստանող, պարսաւագէտ, չարախօս:

Findy ֆայնտի ած. Առատ, լի, խիտ, ծանր:

Fine ֆայն ած. Ընտիր, բարի, գեղեցիկ, գերազանց, նուրբ, մանր. սուր. ճարտար, խորամանկ, խորագէտ. մաքուր, պարզ, պայծառ. շքեղ, շքնաղ. երևելի:

Fine, գ. Տոյժ, տուգանք. պատիժ. փրկանք. աւարտ, վախճան: In fine, 'ի վախճանի, ապա, հուսկ յետոյ:

To Fine, ե, ն. Մաքրել, զտել, նրբացուցանել. պճնել, զարդարել, յօրինել. տուգանս արկանել 'ի վերայ:

To Fine, ե, չ. Տուժել, տուգանել:

To Finedraw ֆայնտրօ ե, ն. Կարել ճարտարութեամբ:

Finedrawer ֆայնտրօըր գ. Դերձակ ճարտարարուեստ:

Finefingered ֆայնֆինկըրտ ած. Ճարտարարուեստ, որ ունի ճարտար մատունս, հնարագէտ:

Fínely ֆայնլի մ. Գեղեցկի կմ., վայելուչս, բարակ յոյժ. սուր, սրութեամբ. մանր, նրբագոյնս. կարի քաջ:

Fíneness ֆայննէս գ. Ազնուութիւն, գեղեցկութիւն, կատարելութիւն, նրբութիւն, ճարտարութիւն. նրբամտութիւն. մաքրութիւն, զտութիւն, հարազատութիւն:

Fíner ֆայնըր գ. Մաքրիչ, զտիչ, փորձիչ:

Fínery ֆայնըրի գ. Զարդարանք, պաճուճանք, շուք, գեղեցկութիւն:

Finésse ֆինէս գ. Ճարտարութիւն, խորամանկութիւն:

Fínger ֆինկըր գ. Մատն. մատնաչափ. արուեստ, ճարտարութիւն:

To Fínger, բ, ն. Մատամբ շօշափել կամ հպել, մերձենալ. ձեռն արկանել. հարկանել կամ հնչեցուցանել մատամբ. գործել մատամբք կամ ձեռօք:

Fínglefangle ֆինկլֆէնկլ գ. Խաղալիք, սնոտիք:

Fínical ֆինիքէլ ած. Նազելի, արուեստակեալ. պճնապաճոյճ:

Fínically ֆինիքէլլի մ. Արուեստակութեամբ, արուեստակեալ պաճուճանօք:

Fínicalness ֆինիքէլնէս գ. Պճնազարդութիւն, արուեստակութիւն:

To Fínish ֆինիշ բ, ն. Աւարտել, կատարել, բովանդակել. կատարելագործել. վախճանել, յանգ հանել:

Fínisher ֆինիշըր գ. Որ կատարելագործէ. կատարիչ, բովանդակիչ:

Fínite ֆայնայթ ած. Հունաւոր, սահմանաւոր, չափաւոր:

Fíniteless ֆայնայթլէս ած. Անհուն, անչափ, անսահման:

Fínitely ֆայնայթլի մ. Սահմանաւոր, չափով, ոչ յանհունս:

Fíniteness ֆայնայթնէս գ. Հունաւորութիւն, կոպար, սահման, չափ:

Fínitude ֆինիթիուտ գ. Հունաւորութիւն, չափաւորութիւն:

Fínless ֆինլէս ած. Անթեւ (ձուկն):

Fínlike ֆինլայք ած. Նման թեւոց ձկանց:

Finned ֆինտ ած. Երկթեւեան, երկայրի, լայնաթեւ:

Fínny ֆիննի ած. Թեւաւոր (ձուկն). լողակ, լողական:

Fíntoed ֆինթօտ ած. Տափաթաթ, լայնաթաթ, մաշկոտն:

Fípple ֆիփըլ գ. Արգել, խցանք:

Fir ֆըր գ. Եղեւին, եղեւնափայտ:

Fire ֆայր գ. Հուր, կրակ. հրդեհ, հրայրեացք. բոց, լոյս, պայծառութիւն. բորբոք, եռանդն, աշխոյժք. բորբոք սիրոյ. պալար ինչ հրատապ եւ կարմրախայտ: To set fire on կամ to set on fire, հուր արկանել, հրձիգ լինել, այրել, լուցանել, բորբոքել:

To Fire, բ, ն. Հրկէզ առնել, այրել, լուցանել. բորբոքել, գրգռել, քաջալերել:

To Fire, բ, չ. Վառիլ, բորբոքիլ, լուծանիլ. հրացանս կամ թնդանօթս արձակել:

Fírearms ֆայրարմզ գ. Հրազէնք, թնդանօթք:

Fíreball ֆայրպօլ գ. Ռումբակ:

Fírebrand ֆայրպրէնտ գ. Խանձող, փայտ կիսայրեաց. հրընկէց, խռովեցուցիչ:

Fírebrush ֆայրպրըշ գ. Աւել վառարանի:

Fírecross ֆայրքրօս գ. Հրախաչ կամ խաչվառ (նշան ինչ վառելոյ 'ի զէն 'ի Սկովտիա):

Fíredrake ֆայրտրէյք գ. Հրեղէն վիշապ (մետէորայ ինչ):

Fírelock ֆայրլօք գ. Հրացան:

Fíreman ֆայրմէն գ. Այր հրդեհաշիջոյց. այր բարկացայտ:

Fírenew ֆայրնիու ած. Նորոգ ելեալ 'ի հալոցէ կամ 'ի հրատէ:

Fírepan ֆայրփէն գ. Կրակարան. ամն հրացանից կամ թնդանօթից:

Fírer ֆայրըր գ. Հրձիգ, հրընկէց:

Fíreship ֆայրշիփ գ. Հրձիգ նաւ:

Fíreshovel ֆայրշըվըլ գ. Թիակ վառարանի:

Fíreside ֆայրսայտ գ. Վառարան. առ հրով:

Fírestick ֆայրսթիք գ. Գաւազան վառեալ:

Fírestone ֆայրսթօն գ. Ազգ հրահալելեաց:

Fírewood ֆայրուուտ գ. Փայտ 'ի պէտս այրելոյ:

Fírework ֆայրուըրք գ. Հուր արհեստական, հրացանութիւն:

Fíring ֆայրինկ գ. Փայտ 'ի պէտս այրելոյ, նիւթ այրելի:

To Firk ֆըրք բ, ն. Հարկանել գաւազանաւ, գանել, խրատել:

Fírkin ֆըրքին գ. Տակառակ (չափ ինչ):

Firm ֆըրմ ած. Պինդ, ամուր, սերտ, կանգուն. անշարժ; անփոփոխ, անդրդուելի. կայուն, հաստատուն. ցամաք (երկիր):

To Firm, բ, ն. Պնդել, հաստատել, ամրացուցանել, անշարժ ունել կամ պահել:

Fírmament ֆըրմամէնթ գ. Հաստատութիւն երկնից:

Firmaméntal ֆըրմամէնթէլ ած. Հաստատութեան երկնից:

Fírmly ֆըրմլի մ. Հաստատութեամբ, պնդապէս, անյողդողդ, հաստատուն, անշուշտ, ճշմարտիւ:

Fírmness ֆըրմնէս գ. Պնդութիւն, ամրութիւն, հաստատութիւն. անփոփոխու-

թիւն, անփոփոխութիւն. ստուգութիւն, հաւաստութիւն, ճշմարտութիւն. անդըր-դուութիւն:

First ֆըրսթ ած. Առաջին, նախկին. գըլխաւոր, երիցագոյն, մեծ:

First, մ. Նախ, 'ի սկզբանն, զառաջինն: At first, 'ի սկզբան անդ, զառաջինն: First or last, թէպէտ յառաջ և թէպէտ զկնի, կանուխ կամ անագան:

First-begot կամ First-begotten ֆըրսթ-պիկօթ, ֆըրսթ-պիկօթն գ. Անդրանիկ, երէց որդի:

First-born ֆըրսթ-պօրն գ. Անդրանիկ, երէց:

First-fruits ֆըրսթ-ֆրութս գ. Առաջին պտուղք կամ արմտիք, երեխայրիք:

Fírstling ֆըրսթլինկ ած. Անդրանիկ, նախածին, առաջնապտուղ:

Fírstling, գ. Անդրանիկ անասնոց, առաջին ծնունդ:

Físcal ֆիսքէլ գ. Պետ գանձուց արքունի:

Fish ֆիշ գ. Ձուկն. միս ձկան:

To Fish, բ, չ. Ձուկն որսալ. զհետ պընդել, հետամուտ լինել:

To Fish, բ, ն. Որսալ, հանել. որոնել, գտանել:

Físh-hook ֆիշ-հուք գ. Կարթ ձկնորսաց:

Físh-pond ֆիշ-փօնտ գ. Ձկնարան, աւազան ձկանց:

Físher ֆիշըր գ. Ձկնորս, որսորդ ձկանց:

Físherboat ֆիշըրպօթ գ. Նաւակ ձըկնորսաց:

Físherman ֆիշըրմէն գ. Ձկնորս:

Físhertown ֆիշըրթաուն գ. Քաղաք ձըկնորսաց:

Físhery ֆիշըրի գ. Ձկնորսութիւն, որս ձկանց:

Físhful ֆիշֆուլ ած. Ձկնալից, լի ձըկամբք:

To Físhify ֆիշիֆայ բ, ն. Փոխարկել կամ դարձուցանել 'ի ձուկն:

Físhing ֆիշինկ գ. Ձկնորսութիւն. դիւրութիւն կամ գործիք որսալոյ զձուկն:

Físhkettle ֆիշքէթլ գ. Տապակ կամ սան ձկան:

Físhmeal ֆիշմիլ գ. Կերակուր ձկնեղէն:

Físhmonger ֆիշմընկըր գ. Ձկնավաճառ:

Físhy ֆիշի ած. Ձկնեղէն. ձկնալից. ձկնաձև: [հերձ:

Físsile ֆիսսիլ ած. Հերձանելի, դիւրա-

Fissílity ֆիսսիլիթի գ. Դիւրաբեկութի:

Físsure ֆիշըր գ. Ճեղքուած, պատառուած:

To Físsure, բ, ն. Հերձանել, ճեղքել, պատառել:

Fist ֆիսթ գ. Բուռն. կռուփ:

To Fist, բ, ն. Բռնցի հարկանել, կռփել, կռուփս հանել:

Fístinut ֆիսթինըթ գ. Փստուղ:

Físticuffs ֆիսթիքըֆս գ. Բռնամարտութիւն, հարուած բռնցի, կռուփ:

Fístula ֆիսչիուլէ գ. Խղխայթ կամ վէրք ինչ խորացեալ:

Fístular ֆիսչիուլէր ած. Սրնգաձև:

Fístulous ֆիսչիուլըս ած. Խղխայթական:

Fit ֆիթ գ. Վերադարձ հիւանդութեան. հաճոյք, կամք. բռնութիւն, սաստկութի. ախտ, հիւանդութիւն. չափ, խառնակութիւն. վերինստութիւն, լուսնոտութիւն:

Fit, ած. Յարմար, պատշաճ, քաջադէպ, պատշաճական. արդար, իրաւացի. կարող:

To Fit, բ, ն. Յարմարել, պատշաճել. յօրինել, յարդարել, հանդերձել. յարմարիլ, պատշաճիլ, 'ի դէպ գալ: To fit out, կազմել, պատրաստել, հանդերձել: To fit up, յարմարել, պատշաճել, յօրինել, կազմել:

To Fit, բ, չ. Յարմարիլ, պատշաճիլ, 'ի դէպ գալ, վայելուչ լինել:

Fitch ֆիչ գ. Տես Vetch.

Fítchat կամ Fitchew ֆիչէթ, ֆիչիու գ. Գարշահոտ կենդանի ինչ նման կզոյ:

Fítful ֆիթֆուլ ած. Լի զաւանցանօք, խելայեղ, բանդագուշեալ, ցնորեալ, այլանդակ:

Fítly ֆիթլի մ. Յարմարաբար, վայելչապէս, ըստ պատշաճի, քաջավայելուչ:

Fítment ֆիթմէնթ գ. Յարմարութիւն, վայելուչ ինչ:

Fítness ֆիթնէս գ. Յարմարութիւն, վայելչութիւն, պատշաճութիւն:

Fítter ֆիթըր գ. Յարմարիչ, յարդարիչ. պատառ, կտոր, հատուած:

Fitz ֆիթզ գ. Որդի. անհարազատ որդի (ըստ իրաւագիտաց):

Five ֆայվ ած. Հինգ:

Fíveleaved grass ֆայվլիվտ կրէս գ. Հինգտերևեան բոյս: [ձիոց:

Fives ֆայվզ գ. Գնդակախաղ. ախտ ինչ

To Fix ֆիքս բ, ն. Պնդել, հաստատել, ամրացուցանել. պնդացուցանել. կառուցանել, սևեռել, յառել. պատուել, հերձանել. կասեցուցանել:

To Fix, բ, չ. Հաստատել զմիտս, յառնիլ. կասիլ, դադարիլ, զկայ առնուլ. սևեռիլ, պնդանալ:

Fixátion ֆիքսէշըն գ. Պնդութիւն, հաստատութիւն, ամրութիւն. կայք, դադարումն. արգել, խափանումն:

Fíxedly ֆիքսէտլի մ. Հաստատութեամբ, ստուգութեամբ, աներերապէս. անքթիթ:

Fíxedness ֆի՛քսէտնէս գ. Պնդութիւն, հաստատութիւն, ամրութիւն. սերտութիւն. սեւեռումն, յառումն:

Fixídity ֆիքսի՛տիթի գ. Սերտութիւն, պնդութիւն:

Fíxity ֆի՛քսիթի գ. Պնդութիւն, սերտութիւն:

Fíxture ֆի՛քսչուր գ. Դիրք. կառուցումն. պնդութիւն, հաստատութիւն:

Fízgig ֆի՛զկիկ գ. Ճանկ երկաթի. որձէնք ինչ ձկնորսաց: [մեղկ:

Flábby ֆլէ՛պպի ած. Կակուղ, թոյլ,

Flábile ֆլէ՛պիլ ած. Շնչելի:

Fláccid ֆլէ՛քսիտ ած. Թոյլ, տկար, թօշնեալ, մեղկեալ:

Flaccídity ֆլէքսի՛տիթի գ. Թուլութիւն, մեղկութիւն, թօշնութիւն:

Flag ֆլէկ գ. Կնիւն, պրտու. դրօշ. տեսակ ինչ քարի:

To Flag, բ, ն. Թուլացուցանել, տկարացուցանել. պատել կամ յատակել քարամբք:

To Flag, բ, չ. Կախիլ, անկանիլ, կախեալ կամ խոնարհեալ կալ. լքանիլ, վհատիլ. թուլանալ, տկարանալ, նուաղիլ, թօշնիլ, ուժաթափ լինել:

Flag-broom ֆլէ՛կ-պրում գ. Աւել 'ի կընիւնոյ:

Flag-officer ֆլէ՛կ-օֆֆիսըր գ. Հրամանատար զօրամարտակի նաւուց:

Flag-ship ֆլէ՛կ-շիփ գ. Նաւ դրօշակիր, նաւ հրամանատարի զօրամարտկին:

Flag-worm ֆլէ՛կ-ուըրմ գ. Որդն ինչ:

Flágelet ֆլէ՛ճիլէթ գ. Սրինգ հովուական:

Flagellátion ֆլէճէլլէ՛շըն գ. Զաղկումն, գան, հարուած:

Flágginess ֆլէ՛կկինէս գ. Թուլութիւն, տկարութիւն:

Flággy ֆլէ՛կկի ած. Թոյլ, տկար, թօշնեալ. անհամ:

Flagítious ֆլէճի՛շըս ած. Չար, անզգամ, յանցաւոր:

Flagítiousness ֆլէճի՛շըսնէս գ. Ոճիր, եղեռն, ապիրատութիւն, չարիք:

Flágon ֆլէ՛կըն գ. Սրուակ, սափոր:

Flágrancy ֆլէ՛կրէնսի գ. Վառումն, բորբոքումն, հրդեհ:

Flágrant ֆլէ՛կրէնթ ած. Վառեալ, բորբոքեալ, եռանդնոտ. կարմիր, հրաշէկ, վառ. ծանուցեալ, ակն յանդիման, աշխարհաքարոզ:

Flagrátion ֆլէկրէ՛շըն գ. Վառումն, կիզումն, այրումն:

Flágstaff ֆլէ՛կսթէֆ գ. Ձող դրօշու:

Flail ֆլէյլ գ. Գուազան՝ որով հարկանեն կամ հոսեն ցորեան:

Flake ֆլէյք գ. Ծիւ. կայծ, կայծակունք. տարափ ձեան. պատառ սառին. թիթեղն, նուրբ տախտակ, դրուագ:

To Flake, բ, ն. Տարափ տարափ կամ պատառ պատառ արկանել, ծուատել:

Fláky ֆլէ՛յքի ած. Ծուատեալ. տարափանման. հատեալ 'ի պատառս կամ 'ի թիթղունս:

Flam ֆլէմ գ. Ստութիւն, պատրանք, աղճատանք, մնոտիք:

To Flam, բ, ն. Պատրել ստութեամբ կամ մնոտեօք:

Flámbeau ֆլէ՛մպօ գ. Ջահ, կերոն:

Flame ֆլէյմ գ. Բոց. հուր, կրակ, կայծակն. աշխոյժք, եռանդն. բորբոք, տենչանք, ցանկութիւն:

To Flame, բ, չ. Վառիլ, բորբոքիլ. թռթռիլ կամ արձակել կայծակունս. նշողել, փայլատակել, բոցանշոյլ երևել, ցոլանալ, փայլել:

Flamecóloured ֆլէյմքըլըրտ ած. Բոցագոյն, կարմրագոյն:

Flámen ֆլէ՛յմէն գ. Քուրմ:

Flammabílity ֆլէմմէպի՛լիթի գ. Բոցավառութիւն:

Flammátion ֆլէմմէ՛շըն գ. Վառումն, բորբոքումն:

Flámmeous ֆլէ՛մմիըս ած. Բոցավառ, բոցեղէն, բոցատիպ:

Flammíferous ֆլէմմի՛ֆըրըս ած. Բոցակիր, բոցանշոյլ, բոցածին, հրածին:

Flammívomous ֆլէմմի՛վօմըս ած. Բոցաշունչ, հրացայտ, հրաբուղխ:

Flámy ֆլէ՛յմի ած. Բոցավառ, վառեալ, բորբոքեալ. բոցեղէն, հրանիւթ:

Flank ֆլէնք գ. Աղդր, զիստ, բարձ (անասնոց). կող, կուշտ, մակուշտ. կողմն:

To Flank, բ, ն. Հարկանել 'ի կողից կամ 'ի կողմանէ. ունել 'ի կողմանէ. պաշարան լինել կամ պատսպարել 'ի կողմանէ:

Flánker ֆլէ՛նքըր գ. Պատնէշ կողմնական:

To Flánker, բ, ն. Պատսպարել 'ի ձեռն կողմնական պատնիշի:

Flánnel ֆլէ՛ննէլ գ. Ազգ ինչ ասուոյ:

Flap ֆլէփ գ. Բղանց, դրօշակ, թև, արտուն. հարուած, բաղխիւն (թևոց). ախտ ինչ ձիոց: [ծել:

To Flap, բ, ն. Բաղխել, հարկանել, ա-

To Flap, բ, չ. Բաղխել զթևս, սաւառնել. կախեալ կալ, ձգիլ, անկանիլ, խոնարհիլ, իջանել:

Flápdragon ֆլէ՛փտրէկըն գ. Խաղ ինչ:

To Flápdragon, բ, ն. Կլանել:

Flápeared ֆլէ՛փիըրտ ած. Որ ունի զլայն և զկախեալ ականջս:

To Flare ֆլէյր բ, չ. Շողշողել, փողփո-

գել, փայլել. խաղալ զուշ. լուսափայլել, բնակել 'ի լոյս:

Flash փլաշ գ. Փայլակն, բոց, լոյս, փայլումն վաղանցուկ. ուժգնութք կամ զուարթութիւն մտաց. ցոյց կամ սրտումն ջերանց 'ի քթթել ական. անգ կամ հայեցուած աչաց:

To Flash, բ, չ. Փայլել, փայլատակել. բորբոքել. զուարթանալ:

To Flash, բ, ն. Ցայտուցանել:

Flásher փլէշըր գ. Զուարթամիտ, որ ցոյց տանէ հանճարոյ:

Fláshily փլէշիլի մ. Առ երեւս կամ անտի հանճարով:

Fláshy փլէշի ած. Անօսի, վաղանցուկ, յանկարծակի երեւեալ, անհաստատ. փրփուն, թոյլ, անհամ:

Flask փլասք գ. Սրուակ գինւոյ. սրուակ կամ եղջեր վառօդոյ:

Flásket փլէսքէթ գ. Կողով, զամբիւղ, որթ:

Flat փլաթ ած. Դիւր, հարթ, մակատատր, տափարակ. անկեալ, գետնատարած. անհամ, անախորժ, ցածաք. ընկձեալ, նըկուն, անզօր. յայանի, համարձակ, սպառ, մեկին. բամբ (ձայն). հարթայատակ, հիմնայատակ. ցած, ստորին. գաւհիկ, ասմ կական:

Flat, գ. Դիւր, տափարակ տեղի. դաշտավայր, դաշտադետին. ծանծաղուտ. ցածագոյն կամ ստորին տեղի. ցածութիւն, նուաստ ինչ. մակարդակ. մակերեւոյթ:

To Flat, բ, ն. Հարթել, հաւասարել, գիւրել, տափարակել. ցնդել, կորուսանել:

To Flat, բ, չ. Տափարակիլ, զեջանիլ. ցնդիլ, կորնչիլ:

Flátlong փլէթլօնկ մ. Տարածեալ ընդ երկիր:

Flátly փլէթլի մ. Ի գիւրի, հորիզոնաբար. հարթ հաւասար. նուաստագոյն. յայտնապես, համարձակ, աղատաբերան:

Flátness փլէթնէս գ. Մակարդակութիւն. հարթութիւն, հաւասարութիւն. թուլութիւն, անհամութիւն. անանկութիւն, թըշուառութիւն. նուաստութիւն, ցածութիւն. ցածաքութիւն. գաւհկական ոճ:

To Flátten փլէթըն բ, ն. Հարթել, հաւասարել. ընկենուլ յերկիր, գլեանել. ցնդել, ակարացուցանել. ընկճել, նուաճել, ճնշել:

To Flátten, բ, չ. Հարթ հաւասար լինել. անհամանալ, կորուսանել զքաղցրութիւն:

Flátter փլէթըր գ. Հարթիչ:

To Flátter, բ, ն. Շողոմել, շողոքորթել, հրապուրել, համոզել, ձգել կամ յանդուցանել քաղցրաբանութեամբ. գովել առաւելեամբ. հաճոյ լինել, քաղցրանալ. յուսացուցանել 'ի մտաց:

Flátterer փլէթըրըր գ. Շողոքորթ, շողոմարար, փաղաքուշ, հրապուրող:

Fláttery փլէթըրի գ. Շողոքորթութիւն, շողոմութիւն, փաղաքշանք, քաղցրաբանութիւն, հրապոյր, անգէտ կամ ողոք բան:

Fláttish փլէթիշ ած. Սակաւ մի հար թաձեւ:

Flátulency փլաթյուլէնսի գ. Փուք, փըքախտութիւն. ունայնութիւն, նանրութիւն, անօսի փքացումն:

Flátulent փլաթյուլէնթ ած. Փքուտ, փքարար. անօսի, ընդունայն, ուռուցեալ, գոռոզ:

Flatuósity փլաթիուօսիթի գ. Փքոտութիւն:

Flátuous փլաթիուըս ած. Փքուտ, փըքարար:

Flátus փլէյթըս գ. Փուք (աղեաց կամ որովայնի):

Flátwise փլէթուայզ ած. Տափաձեւ, տարածեալ ընդ երկիր:

Flaunt փլանթ գ. Շուք, պերճութիւն:

To Flaunt, բ, չ. Սիգալ, պերճանալ, շքեղանալ, անձնացոյց լինել:

Flávour փլէյվըր գ. Համ, համեղութիւն, քաղցրութիւն. անուշահոտութիւն:

Flávorous փլէյվըրըս ած. Քաղցր, համեղ, անուշակ, համեղաճաշակ, անուշահամ. անուշահոտ, հոտաւէտ:

Flaw փլօ գ. Ճեղքուած, պատառուած, ծակ. յանցանք, վրիպակ, թերութիւն. ստարին հնչիւն, փոթորիկ. աղմուկ, խռովութիւն, ծփանք մտաց:

To Flaw, բ, ն. Ճեղքել, հերձուլ, պատառել, խորտակել, վիրաւորել. գրժել, նենգել, ոչ պահել:

Fláwless փլօլէս ած. Անեղծ, անհերձ, անարատ, անախտ, ամբիծ:

Flawn փլօն գ. Կարկանդակ ինչ:

To Fláwter փլօթըր բ, ն. Կարատել ըղմորթն:

Fláwy փլօյի ած. Արատաւոր, լի թերութեամբք, ախտոտ:

Flax փլէքս գ. Վուշ, կտաւ:

Fláxcomb փլէքսքօմ գ. Տոփիչ կամ սանտր վշոյ:

Fláxdresser փլէքսդրէսըր գ. Որ տոփէ կամ սանտրէ զվուշ:

Fláxen փլէքսըն ած. Կտաւի, վշեայ, 'ի վշոյ:

Fláxweed փլէքսուիտ գ. Տունկ ինչ:

To Flay փլէյ բ, ն. Քերթել, մորթել. գլենուլ. գերծուլ, բառնալ զմակերեւոյթն:

Fláyer փլէյըր գ. Քերթիչ, մորթիչ:

Flea ֆլի գ. Լու։

To Flea, ք, ն. Մաքրել 'ի լուոյ։

Fléabane ֆլի՛պէյն գ. Լուադեղ։

Fléabite կամ Fléabiting ֆլի՛պայթ, ֆլի՛պայթինկ գ. Խայթուած լուոյ։

Fléabitten ֆլի՛պիթըն ած. Խայթեալ 'ի լուոյ. անարգ, չնչին, անպիտան։

Fleak ֆլիք գ. Ծիլ։ Տես Flake.

Fleam ֆլիմ գ. Նշտրակ կամ սլաք պայտարաց։

Fléawort ֆլի՛ուըրթ գ. Լուադեղ (բոյս)։

To Fleck ֆլէք ք, ն. Երփն երփն կամ խայտախարիւ առնել, բծաւորել, պիսակացուցանել։

To Flécker ֆլէ՛քըր ք, ն. Պիսակ գործել, խայտախարիւ առնել։

Fled ֆլէտ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Fly և to Flee բայից։

Fledge ֆլէճ ած. Փետրազարդ, թևաւոր։

To Fledge, ք, ն. Փետրովք զարդարել, թևս յօրինել, տալ թռչել։

To Flee ֆլի ք, չ. Փախչել, զերծուցանել զանձն։

Fleece ֆլիս գ. Գեղմն, ասր, բուրդ, խուզածք։

To Fleece, ք, ն. Կտրել, խուզել. մերկացուցանել, կողոպտել։

Fleéced ֆլի՛սթ ած. Գեղմնաբարձ։

Fleécy ֆլի՛սի ած. Գեղմնաբարձ, ասրալից, բրդալից։

Fleér ֆլի՛ր գ. Ծաղր, ծիծաղ, կատակ. զուարթագին ծէքծէքումն, պչրանք։

To Fleér, ք, չ. Ծաղր առնել, ծիծաղել, խաղ առնել. խնդամտիլ, ծիծաղական դէմս ցուցանել։

Fléerer ֆլի՛րըր գ. Այպանակատակ, ծաղրածու, լիրբ, ժպիրհ, լկտի։

Fleet ֆլի՛թ գ. Նաւատորմիղ, նաւախումբ, տորմիղ կամ գումարտակ նաւուց։

Fleet, ած. Թեթևընթաց, սրընթաց, երագ, արագաշարժ. թեթև, անզօր, անօսր։

To Fleet, ք, չ. Ցնդիլ, սպառիլ, անցանել, անօսրանալ։

To Fleet, ք, ն. Ի բաց առնուլ զփրփուր կամ զսեր կաթին. կեալ կամ անցուցանել ուրախութեամբ։

Fléetly ֆլի՛թլի մ. Արագ, երագ, երագ ընթացիւք։

Fléetness ֆլի՛թնէս գ. Արագութիւն, երագընթացութիւն, երագ կամ թեթև ընթացք։

Flesh ֆլէշ գ. Մարմին, միս. զգայական մասն, ցանկութիւն մարմնոյ։

To Flesh, ք, ն. Կրթել, մարզել, սրել, դրդել. պարարել. յագեցուցանել, լնուլ։

Fléshbroath ֆլէ՛շպրօթհ գ. Արգանակ մսոյ։

Fléshcolour ֆլէ՛շքըլըր գ. Գոյն մարմնոյ։

Fléshfly ֆլէ՛շֆլայ գ. Ազգ ճանճի. (մսաճանճ)։

Fléshhook ֆլէ՛շհուք գ. Մսահան։

Fléshless ֆլէ՛շլէս ած. Նիհար, վտիտ, զուրկ 'ի մսոյ։

Fléshliness ֆլէ՛շլինէս գ. Ցանկութիւն մարմնոյ, զգայականութիւն, հեշտասիրութիւն։

Fléshly ֆլէ՛շլի ած. Մսեղէն, մարմնաւոր, զգայական. հեշտասէր, բղջախոհ, վաւաշ. մարդկային, երկրաւոր. ստորին։

Fléshmeat ֆլէ՛շմիթ գ. Մսեղէն կերակուր։

Fléshment ֆլէ՛շմէնթ գ. Գոռոզութիւն կամ պերճութիւն ընդ յաջողակ սկզբնաւորութիւն։

Fléshmonger ֆլէ՛շմընկըր գ. Կաւատ։

Fléshpot ֆլէ՛շփօթ գ. Աման կամ կաթսայ մսոյ։

Fléshquake ֆլէ՛շքուէյք գ. Դող կամ սասանումն մարմնոյ։

Fléshy ֆլէ՛շի ած. Մսալիր, պարարտ, գէր, թանձրամիս։

Flet ֆլէթ ած. Անսեր (կաթն)։

Flétcher ֆլէ՛չըր գ. Նետագործ, որ յօրինէ նետս կամ փքինս։

Flew ֆլու. Կատարեալ ժամանակ to Fly բայի։

Flew, գ. Ճեղքուած բերանոյ շան։

Fléwed ֆլու՛տ ած. Լայնաբերան։

Flexánimous ֆլէքսէ՛նիմըս ած. Որ շրջէ զմիտս կամ զկամս, սրտառուչ, յանկուցիչ, յորդորական։

Flexibílity ֆլէքսիպի՛լիթի գ. Դիւրաթեքութիւն, կակղութիւն. դիւրանաացութիւն, հլութիւն։

Fléxible ֆլէ՛քսիպլ ած. Դիւրադուճ, դիւրադարձ, կակուղ, մատաղ. դիւրանաաց, հլու, զիջանող։

Fléxibleness ֆլէ՛քսիպլնէս գ. Դիւրադարձութիւն, կակղութիւն. հլութիւն, դիւրանաացութիւն, զիջումն։

Fléxile ֆլէ՛քսիլ ած. Դիւրադուճ, դիւրաթեք, կակուղ։

Fléxion ֆլէ՛քշըն գ. Թեքումն, կորութիւն. կրկնուած. դարձ, դարձուած, շրջան, պտոյտ։

Fléxor ֆլէ՛քսըր գ. Թեքողական մկանունք ձեռաց և ոտից։

Fléxuous ֆլէ՛քշուըս ած. Բազմադարձ, մանուածոյ, ոլորապտոյտ. յողդողդ, անհաստատ, դողդոջուն. կոր, թեքեալ։

Fléxure ֆլէ՛քշուր գ. Կորացումն, կորութիւն, թեքութիւն, կրկնուած. բեկբեկումն, պչրանք։

To Flícker ֆլի՛քըր բ, ն. Սաւառնել, թեւածել, բաղխել զթեւս:

Flíer ֆլա՛յըր գ. Փախչող, փախստեայ, գաղթական:

Flight ֆլա՛յթ գ. Փախուստ. թռիչք. անցք թռչնոց. սարմ կամ երամ թռչնոց. խումբ, դաս, բազմութիւն. բազմութիւն կամ արձակումն նետից. թռիչք կամ աշխոյժք մտաց:

Flíghty ֆլա՛յթի ած. Թեթեւ, արագաթռիչ. այլանդակ, մտացածին:

Flímsy ֆլի՛մզի ած. Թոյլ, տկար, անզօր:

To Flinch ֆլի՛նչ բ, չ. Վհատիլ, ձեռնթափ լինել, թողուլ:

Flíncher ֆլի՛նչըր գ. Ձեռնթափ, որ թողու կամ լքանէ:

Fling ֆլի՛նկ գ. Զարկուած, հարուած. նախատինք, արհամարհանք:

To Fling, բ, ն. Արկանել, ընկենուլ, արձակել. տարածել, սփռել, ցրուել. մղել, վարել: To fling away, 'ի բաց առնել, թողուլ 'ի բաց, լքանել: To fling down, ընկենուլ 'ի վայր, կործանել, տապալել: To fling off, յերկիր կործանել կամ ընկենուլ զորմն:

To Fling, բ, չ. Զայրանալ, խռովիլ, տագնապիլ: To fling out, կիցս արձակել, աքացել:

Flínger ֆլի՛նկըր գ. Որ ընկենու կամ արձակէ. որ ծաղր առնէ կամ նախատէ:

Flint ֆլի՛նթ գ. Գայլախազ. անհնարին կարծրութիւն կամ խստութիւն:

Flínty ֆլի՛նթի ած. Գայլախազեայ, կարծրակուռ, խիստ. քարուտ, առապար. խստասիրտ, անգութ, անողորմ:

Flip ֆլի՛փ գ. Ըմպելի ինչ նաւորդաց:

Flíppant ֆլի՛փփընթ ած. Դիւրադարձ, դիւրաշրջիկ, արագաշարժ (լեզու). շատախօս, բազմաբան, շաղակրատ:

Flíppantly ֆլի՛փփընթլի մ. Զուարթերես, խիզախմամբ:

Flirt ֆլըրթ գ. Արագ շարժումն. խաղ, կատակ, ծաղր. մանկամարդ լկտի կամ տարփածու:

To Flirt, բ, ն. Արագ ձգել. արագ շարժել:

To Flirt, բ, չ. Ծիծաղիլ, խաղ առնել, կատակել. յածիլ կամ շրջիլ անդադար:

Flirtátion ֆլըրթէ՛յշըն գ. Արագ կամ զուարթագին շարժումն:

Flit ֆլի՛թ ած. Դիւրաշարժ, արագաշարժ:

To Flit, բ, չ. Փախչել. գնալ 'ի բաց, հեռանալ. անցանել, գնալ, փոխադրիլ. սաւառնել, բաբախել զթեւս. շարժիլ, ոչ կալ հաստատուն, խլրտիլ:

Flitch ֆլի՛չ գ. Աղուխտ կողից խոզի:

Flíttermouse ֆլի՛թթըրմաուս գ. Չղջիկ, չղջիկան:

Flítting ֆլի՛թթինկ գ. Յանցանք, մեղք, անկրաւութիւն:

Flix ֆլի՛քս գ. Աղուամազ: Տես Flax.

Float ֆլո՛թ գ. Հեղեղ, մակընթացութիւն կամ յորդութիւն ծովու. որ ինչ միանգամ տատանի կամ շրջի 'ի վերայ ջուրց. սունկ կարթի ձկնորսաց. հարթութիւն, հաւասարութիւն:

To Float, բ, ն. Ողողել, հեղեղել, ծածկել ալեօք:

To Float, բ, չ. Շրջիլ, գնալ, տատանիլ կամ տարուբերիլ 'ի վերայ ջրոց կամ յօդս, ծածանիլ, յուզիլ. անցանել:

Flóaty ֆլո՛թի ած. Որ շրջի կամ տատանի 'ի վերայ ջուրց:

Flock ֆլո՛ք գ. Երամ, խումբ. հօտ ոչխարաց. ամբոխ կամ խուռն բազմութիւն. խուզածք:

To Flock, բ, չ. Խռնիլ, գունդագունդ ժողովիլ, հաւաքիլ 'ի միասին:

To Flog ֆլո՛կ բ, ն. Հարկանել խարազանաւ, գանել:

Flong ֆլո՛նկ. Անցեալ ընդունելութիւն to Fling բայի:

Flood ֆլը՛տ գ. Ժողով ջուրց, գետ, ծով. հեղեղ, յորդութիւն. մակընթացութիւն ջրոյ. ջրհեղեղ. հոսումն, հոսանք:

To Flood, բ, ն. Հեղեղել, ողողել, ծածկել ջրով:

Flóodgate ֆլը՛տկէյթ գ. Սահանք, պատուհանք:

Flook ֆլո՛ւք գ. Թաթ խարսխի նաւուն:

Floor ֆլո՛ր գ. Յատակ, տախտակամած. դստիկոն:

To Floor, բ, ն. Յատակել, տախտակամած յօրինել զյատակն:

Flóoring ֆլո՛րինկ գ. Յատակ, տախտակամած:

To Flop ֆլո՛փ բ, ն. Բաղխել կամ բաբախել զթեւս, բաղխել, հարկանել:

Flóral ֆլո՛րէլ ած. Փլորայ դից ծաղկանց:

Flóren ֆլո՛րէն գ. Դրամ ինչ արծաթի:

Flórence ֆլո՛րէնս գ. Զուխայ Փլորենտիոյ:

Flóret ֆլո՛րէթ գ. Ծաղիկ փոքրիկ:

Flórid ֆլո՛րիտ ած. Ծաղկեալ, ծաղկեայ, ծաղկաւէտ. զուարթ, գեղեցիկ, վայելչաբան:

Florídity ֆլորի՛տիթի գ. Զուարթածաղիկ գոյն, գեղեցկութիւն գունոյ:

Flóridness ֆլո՛րիտնէս գ. Զուարթութիւն կամ գեղեցկութիւն գունոյ. ծաղիկք, զարդք. սեթեւեթք բանից:

Floríferous ֆլորի՛ֆէրըս ած. Ծաղկաբեր, ծաղկածին, ծաղկալից:

Flórin ֆլօ՛րին գ. Ֆլօրի կամ Ֆիօրին (դահեկան):

Flórist ֆլօ՛րիստ գ. Ծաղկադարման:

Flórulent ֆլօ՛րիուլէնթ ած. Ծաղկեայ, ծաղկաւէտ:

Flósculous ֆլօ՛սքիուլըս ած. Ծաղկեայ:

To Flote ֆլօթ բ, ն. Ի բաց առնուլ զսեր կաթին: Տես to Fleet.

Flótson ֆլօ՛թսըն գ. Ինչք նաւաբեկելոց գտեալ յերես ջուրց:

Flótten ֆլօ՛թթըն ած. Անսեր (կաթն):

Flounce ֆլաունս գ. Վերջաւոր զգեստուց:

To Flounce, բ, ն. Ընկղմել, մխել:

To Flounce, բ, չ. Ընկղմիլ, մխիլ. շնչել առ բարկութեան, մռնչել:

Flóunder ֆլա՛ունտըր գ. Ձուկն ինչ տափակ:

To Flóunder, բ, չ. Տառապիլ, շարժիլ, տարուբերիլ ուժգին:

Flóurish ֆլը՛րիշ գ. Շքեղութի՛, փառք, պարծանք. զարդք կամ սեթեւեթք բանից. ծաղիկք կամ ծաղկանկար զարդք գրոց. փայլումն, շողումն:

To Flóurish, բ, ն. Ծաղկեցուցանել, ծաղկօք զարդարել, ծաղկեայ կամ ծաղկենկար յօրինել, նկարակերտել. փայլեցուցանել, շողացուցանել. ընդլայնել, ճոխաբանել, մեծացուցանել. զարդարել, գեղեցկացուցանել, վայելչացուցանել:

To Flóurish, բ, չ. Ծաղկիլ, փթթիլ. փայլել, բարգաւաճել, պերճանալ, ճոխանալ. պերճաբանել, ունել զարդ ծաղկաձեւ:

Flóurisher ֆլը՛րիշըր գ. Ծաղկեալ, բարգաւաճեալ, բարեբաստիկ:

Flout ֆլաութ գ. Այպն, կատակ, ծաղր, անարգանք, արհամարհանք:

To Flout, բ, ն. Խաղ առնել, կատակել, ծիծաղել, անգոսնել:

To Flout, բ, չ. Ծիծաղիլ, ծաղր առնել, զծաղու գալ, առ ոչինչ գրել:

Flóuter ֆլա՛ութըր գ. Որ այպանէ կամ ծաղր առնէ, այպնակատակ:

Flow ֆլօ գ. Մակընթացութիւն ծովու. հոսումն, զեղումն, յորդութիւն:

To Flow, բ, ն. Ողողել, հեղեղել, ծածկել:

To Flow, բ, չ. Հոսել, խաղալ, գնալ, ընթանալ. յորդել, աճել, առատանալ. հալիլ, լուծանիլ. բղխել, ելանել, յառաջ գալ. իջանել. լի լինել:

Flówer ֆլա՛ուըր գ. Ծաղիկ. զարդ, զարդարանք, պաճուճանք, սեթեւեթ. ծաղիկ կամ առոյգութիւն հասակի. նաշիհ. ընտրելագոյն կամ ազնուագոյն մասն:

Flówer de luce ֆլա՛ուըր տի լիուս գ. Շուշան:

To Flówer, բ, չ. Ծաղկիլ, փթթիլ. բարգաւաճիլ, փայլիլ. ծաղկիլ կամ բորբոսիլ գինւոյ. ծաղկաքաղ առնել:

To Flówer, բ, ն. Ծաղկօք զարդարել, ծաղկազարդ յօրինել:

Flówerage ֆլա՛ուըրէճ գ. Բազմութիւն ծաղկանց:

Flóweret ֆլա՛ուըրէթ գ. Ծաղիկ փոքր կամ մանր:

Flówergarden ֆլա՛ուըրկարտըն գ. Ծաղկոց, բուրաստան:

Flóweriness ֆլա՛ուըրինէս գ. Ծաղկաբերութիւն, ծաղկաւէտութիւն:

Flóweringbush ֆլա՛ուըրինկպուշ գ. Բոյս ինչ:

Flówery ֆլա՛ուըրի ած. Ծաղկաւէտ, ծաղկափթիթ, ծաղկազուարճ:

Flówingly ֆլօ՛յինկլի մ. Յորդահոս, առատահոս, յորդ:

Flowk ֆլիուք գ. Տես Flounder.

Flówkwort ֆլիու՛քուըրթ գ. Բոյս ինչ:

Flown ֆլօն ած. Թռուցեալ, փախուցեալ, 'ի բաց գնացեալ. փքացեալ, մեծամտեալ, սնքացեալ:

Flúctuant ֆլը՛քթիուէնթ ած. Ծփեալ, ալեկոծ, տատանեալ, վարանական:

To Flúctuate ֆլը՛քթիուէյթ բ, չ. Ծփիլ, տատանիլ, խռովիլ, ամբոխիլ. տարակուսիլ, վարանիլ, ծփիլ 'ի վարանս:

Fluctuátion ֆլըքթիուէ՛յշըն գ. Ծփանք, ալեկոծութիւն, խռովութիւն. վարանք, տարակուսանք:

Flue ֆլիու գ. Խողովակ ծխնելուզի. փոքրիկ մազ կամ աղուամազ:

Fluéllin ֆլիուէ՛լլին գ. Խոտ ինչ:

Flúency ֆլիու՛էնսի գ. Լուծութիւն. արագութիւն. առատութիւն:

Flúent ֆլիու՛էնթ ած. Լոյծ, լուծական, հոսանուտ, հեղուկ. աղբերահոս, յորդ, ճոխաբան:

Flúent, գ. Հոսանք ջուրց, գետ, աղբիւր, վտակ:

Flúid ֆլիու՛իտ ած. Հեղանուտ, հեղեղուկ, հեղուկ, լոյծ, լուծական:

Flúid, գ. Հեղանիւթ, հեղուկ:

Fluídity ֆլիուի՛տիթի գ. Հոսականութի՛, լուծութիւն, լուծականութիւն:

Flúidness ֆլիու՛իտնէս գ. Լուծութիւն, լուծականութիւն, հոսականութիւն:

Flúmmery ֆլը՛մմըրի գ. Կերակուր ինչ:

Flung ֆլընկ. Կատարեալ ժամանակ եւ անցեալ ընդունելութիւն to Fling բայի:

Flúor ֆլիու՛օր գ. Հեղուկ, հոսանք, լուծութիւն, հոսականութիւն. սահանք:

Flúrry ֆլը՛րրի գ. Փոթորիկ, մրրիկ, ուժգին հողմ. ամբոխ, խռովութիւն:

Flush ֆլըշ գ. Ցայտ, ուժգին յարձա-

կուռն. խայտանք. նոյնատեսակ թուղթք խաղու:

Flush, ած. Աշխոյժ, առոյգ, կայտառ, զուարթագին. յորդ, առատ:

To Flush, բ, ն. Շառագնել, ամաչեցուցանել. բարձրացուցանել, վերացուցանել, ամբառնալ, զուարթացուցանել:

To Flush, բ, չ. Ցայտել, բղխել կամ ելանել ուժգին. վազել կմ դիմել արտաքս, կարմրիլ, շառագնիլ, զամօթի հարկանիլ. փայլիլ, փայլատակել:

To Flúster ֆլը՛սթըր բ, ն. Զուարթացուցանել գինեաւ:

Flute ֆլիուտ գ. Սրինգ, եղեգնափող. խռուոչ սեան:

To Flute, բ, ն. Փապարել կամ խողովակաձև առնել զսիւնս:

To Flútter ֆլը՛թըր բ, չ. Բաղխել զթևս, սաւառնել. շարժիլ, տատանիլ, խռովիլ:

To Flútter, բ, ն. Ցուցել, շարժել, սասանեցուցանել:

Fluviátic ֆլիուվիէ՛թիք ած. Գետային, գետոյ:

Flux ֆլըքս գ. Հոսանք, բղխումն, ելք, գնացք. թանչք. կղկղանք. լուծութիւն:

Flux, ած. Հոսանուտ, լոյծ, լուծական, անցաւոր:

To Flux, բ, ն. Հալել, լուծանել. ծորեցուցանել, հոսել:

Fluxílity ֆլըքսի՛լիթի գ. Հոսականութի, լուծականութիւն:

Flúxion ֆլը՛քշըն գ. Հոսումն, ծորումն. նիւթ հոսեալ կամ ծորեալ. լուծումն կամ վերլուծութիւն:

Fly ֆլա՛յ գ. Ճանճ. մասն ինչ մեքենայի. ոլաք հողմացուցի:

To Fly, բ, ն. Խուսել, խուսափել, խոյս կամ տեղի տալ, փախչել. հրաժարել, թողուլ. 'ի դիմի հարկանել:

To Fly, բ, չ. Թռչիլ. փախչել, խոյս տալ, խուսափել. ձեղքիլ, պատառիլ. խաղալ, գնալ, անցանել. ցնդիլ: To fly at, յարձակիլ կամ դիմել 'ի վերայ: To fly in the face, յանդիմանել, յերեսս հարկանել. 'ի դիմի հարկանիլ, զդէմ ունել: To fly off, 'ի բաց կալ, վտարանջել: To fly out, բըրդիլ, հարկանիլ, անկանիլ, գրգռիլ, զայրանալ. խոյս տալ, խոտորիլ, անկանիլ 'ի բաց: To let fly, արձակել, ձգել, ընկենուլ:

To Fly'blow ֆլա՛յպլօ բ, ն. Աղտեղել, ապականել (ասի զճանճից):

Fly'boat ֆլա՛յպօթ գ. Նաւ ինչ սրընթաց:

Flycátcher ֆլայքէ՛չըր գ. Ճանճորսակ, որ որսայ զճանճս:

Fly'er ֆլա՛յըր գ. Փախչող, փախստական, փախստեայ. թռչող:

To Fly'fish ֆլա՛յֆիշ բ, չ. Որսալ ձուկն ճանճիւ:

Foal ֆօլ գ. Մտրուկ, որմուղ. յաւանակ, յովանակ:

To Foal, բ, ն. Ծնանել (ասի զգրաս- [տուց):

Fóalbit ֆօ՛լպիթ գ. Բոյս ինչ:

Foam ֆօմ գ. Փրփուր:

To Foam, բ, չ. Փրփրել, փրփրալ. յանհնարինս զայրանալ կամ կատաղիլ:

Fóamy ֆօ՛մի ած. Փրփրալից, փրփրածին:

Fob ֆօպ գ. Քսակ փոքրիկ:

To Fob, բ, ն. Նենգել, խաբել, պատրել: To fob off, խաբել, պատրել:

Fócal ֆօ՛քէլ ած. Վառարանի (հայելեաց):

Fócil ֆօ՛սիլ գ. Ոսկր բազկաց և սրունից:

Focillátion ֆօսիլլէ՛շըն գ. Յորդոր, քաջալերութիւն:

Fócus ֆօ՛քըս գ. Վառարան (հայելեաց, ոսպնաձև ապակեաց և կոր գծից):

Fódder ֆօ՛տտըր գ. Բուռ կամ չոր խոտ 'ի պէտս անասնոց, ճարակ:

To Fódder, բ, ն. Տալ բուռ, սնուցանել, դարմանել:

Foe ֆօ գ. Թշնամի, ախոյեան, հակառակորդ, ատելի, հալածիչ:

Fóeman ֆօ՛մէն գ. Թշնամի, ախոյեան:

Foétus ֆի՛թըս գ. Սաղմն, ծնունդ յարգանդի:

Fog ֆօկ գ. Մէգ, մառախուղ, շաման- [դաղ:

Fog, գ. Խոտ երկրորդ անգամ հնձելի:

Fóggily ֆօ՛կկիլի մ. Միգով, մառախլապատ, մթագին:

Fógginess ֆօ՛կկինէս գ. Մթութիւն, մըթագնութիւն:

Fóggy ֆօ՛կկի ած. Միգապատ, մառախլապատ. մթին, ստուերամած, մթագնեալ, նսեմ:

Foh ֆօհ մջ. Ո՛հ, ա՜յ, 'ի բաց տար:

Fóible ֆօ՛յպըլ գ. Տկարութիւն, թերութիւն, տկարագոյն կողմն:

Foil ֆօյլ գ. Պարտութիւն, վատթարութիւն, կորանք. թիթեղն ոսկի. երփներանգ թիթեղն (զոր դնեն 'ի ներքոյ ականց). սուսեր անսայր և բութ (որով ուսանին զսրավարժութիւն):

To Foil, բ, ն. Ընկճել, նուաճել, նկուն կամ կոխան ոտից առնել, վատթարել, տըկարացուցանել. բթացուցանել:

Fóiler ֆօ՛յլըր գ. Պարտող, նուաճող, յաղթող:

Foin ֆօյն գ. Հարուած, բաղխիւն:

To Foin, բ, չ. Հարկանել, բաղխել, տալ հարուածս ('ի սրախաղութեան):

Fóison ֆօ՛յզըն գ. Առատութիւն, լիութի:

To Foist ֆօյսթ բ, ն. Խարդախել, նենգել, յարամբի 'ի ներքս մուծանել:

Fóistiness ֆօ՛յստինէս գ. Գարշահոտութիւն, հոտ գարշութեան կամ ապականութեան: [sty.

Fóisty ֆօ՛յստի ած. Գարշահոտ: Տ. Fu-

Fold ֆօլտ գ. Փարախ, գաւիթ ոչխարաց. հօտ ոչխարաց. սահման, եզր. ծալք, պատուած, կրկնուած: Two fold, կրկին, կրկնապատիկ: Twenty fold, քսանապատիկ: Thirty fold, երեսնաւոր: Three fold, եռապատիկ:

To Fold, բ, ն. Տուաղել, արկանել 'ի փարախ. ժողովել, փակել, արկանել, գըռնել. ծալել, կրկնել, պատել:

To Fold, բ, չ. Կրկնիլ, երկպատկիլ. երկբացիկ կամ երկփեղկեան լինել:

Foliáceous ֆօլիէ՛յշըս ած. Բազմաթերթ կամ բազմաթիթեղն:

Fóliage ֆօ՛լիէյճ գ. Տերեւք, սաղարթք, թերթք. սաղարթաձեւ գործածք:

To Fóliate ֆօ՛լիէյտ բ, ն. Ի թերթս կամ 'ի թիթղունս վերածել:

Foliátion ֆօլիէ՛յշըն գ. Վերածելն 'ի թերթըս կամ 'ի թիթղունս. սաղարթաւորութիւն կամ տերեւազարդութիւն:

Fóliature ֆօ՛լիէլիօւր գ. Թիթեղնաւորութիւն:

Fólio ֆօ՛լիօ գ. Թերթ թղթոյ, կիսաթերթ կամ միածալ գիրք:

Fóliomort ֆօ՛լիօմօրթ ած. Ի գոյն չորացեալ տերեւոյ. հասարակօրէն ասի Philomot.

Folk ֆօք գ. Ամբոխ, ժողովուրդ, մարդիկ, ազգք:

Fólkmote ֆօ՛քմօթ գ. Ժողով մարդկան, բազմութիւն ժողովրդեան:

Fóllicle ֆօ՛լլիքըլ գ. Պատիճ, պարկ. պարուտակ սերմանց:

To Fóllow ֆօ՛լլօ բ, ն. Զհետ երթալ, հետեւել, գալ զկնի. մնալ զկնի, հետամուտ լինել, հալածել. ընկերել, միաբանիլ. կալ ի սպասու, աբբանեկել, պաշտել, անսալ, զհետ երթալ, աշակերտիլ, ուսանել. զհետ գալ, յաջորդել, հետեւիլ. նմանիլ, յանձին բերել. զհետ մնալ, ցանկալ, ջանալ, տալ զանձն:

To Fóllow, բ, չ. Զհետ երթալ, գնալ զկնի, հասանել. ծառայել. պաշտել. հետեւիլ, զհետ գալ. հանապազորդել:

Fóllower ֆօ՛լլօըր գ. Հետեւող, որ զհետ երթայ. ընկեր, ուղեկից. սպասաւոր, պաշտօնեայ, ծառայ, աբբանեակ. հնազանդեալ, հպատակ. աշակերտ, նմանող. կուսակից, համախոհ, միաբան:

Fólly ֆօ՛լլի գ. Յիմարութիւն, անմտութիւն. մոլութիւն. թեթեւամտութիւն:

To Fomént ֆօմէ՛նթ բ, ն. Տածել դեղովք, ստածել. գրգռել, սադրել, արծարծանել. գգուել, խնամարկել:

Fomentátion ֆօմէնթէ՛յշըն գ. Ստածումն. դեղ ստածողական:

Foménter ֆօմէ՛նթըր գ. Տածիչ, գրգռիչ, յորդորիչ:

Fon ֆօն գ. Յիմար, անմիտ, անհանճար (ոչ է 'ի կիր):

Fond ֆօնտ ած. Յիմար, անմիտ, յիմարական. մոլի, ախտաւոր, անչափ. բորբոքեալ 'ի սէր, խանդակաթ, կաթոգին, ցանկացող. կարի իմն դիւրահաւան կմ՛ զիջանող:

To Fond կամ to Fóndle ֆօնտ կամ ֆօնտըլ բ, ն. Գգուել, փայփայել, խանդաղատիլ 'ի վերայ:

To Fond, բ, չ. Կաթոգնիլ, խանդաղատիլ, յարիլ 'ի սէր:

Fóndler ֆօնտլըր գ. Գգուող, փայփայող:

Fóndling ֆօնտլինկ գ. Սիրելի, մտերիմ, սիրով սիրեցեալ:

Fóndly ֆօնտլի մ. Յիմարաբար, մոլեգին. կաթոգին, գորովանօք:

Fóndness ֆօնտնէս գ. Յիմարութիւն, անմտութիւն. անչափ կամ մոլեգին սէր. գորով, գութ, սէր կաթոգին:

Font ֆօնթ գ. Աւազան մկրտութեան, մկրտարան:

Fóntanel ֆօնթէնէլ գ. Խարան բացեալ 'ի մարմնի:

Fontánge ֆօնթէնճ գ. Զարդ ինչ գլխոյ կանանց:

Food ֆուտ գ. Կերակուր, ուտեստ, սընունդ, ճարակ:

Fóodful ֆուտֆուլ ած. Հացալից, առատ, պտղաբեր:

Foódy ֆուտի ած. Ուտելի, կարգեալ 'ի կերակուր:

Fool ֆուլ գ. Յիմար, անմիտ, բախած. անզգամ. ծաղրածու: To play the fool, խաղալ, կատակել, ծաղրածու լինել. ձեւանալ յիմար, վարիլ իբրեւ զբախած: To make a fool of, խաղ առնել, 'ի դերեւ հանել, նշաւակել:

To Fool, բ, չ. Խաղալ, ծիծաղիլ, կատակել:

To Fool, բ, ն. Խաղ առնել, խաբել, պատրել, 'ի դերեւ հանել, նշաւակել. յիմարեցուցանել, բառնալ զմիտս:

Foólborn ֆուլպօրն ած. Յիմար անդստին 'ի ծննդենէ:

Foólery ֆուլըրի գ. Յիմարութիւն, անմտութիւն. անտեղութիւն, բաջաղանք, աղճատանք, խաղալիկք անմտաց:

Foolháppy ֆուլհէ՛փփի ած. Բարեբաստիկ անհանճար:

Foolhárdiness ֆուլհա՛րտինէս գ. Յան-

դըրդնութիւն, ժպրհութիւն, անմիտ կամ յանդուգն համարձակութիւն։

Foolhárdise ֆուլհարդայզ գ. Յանդգնութիւն, յանդուգն համարձակութիւն։

Foolhárdy ֆուլհարդի ած. Յանդուգն, ժպիրհ, յանձնապաստան։

Foólish ֆուլիշ ած. Յիմար, անմիտ, անհանճար. անուղղ, այլանդակ, յիմարական, անհեթեթ, ծաղու արժանի, մնոտի. չար, անզգամ։

Foólishly ֆուլիշլի մ. Յիմարաբար, անմտաբար, անհանճարաբար. անզգամութբ։

Foólishness ֆուլիշնէս գ. Յիմարութիւն, անմտութիւն, զակատումն։

Foólstones ֆուլսթօնզ գ. Բոյս ինչ։

Fooltrap ֆուլթրէփ գ. Որոգայթ կամ թակարդ յիմարաց։

Foot ֆութ գ. ('ի յոգնականն feet). Ոտն. ստորոտ. խարիսխ, պատուանդան. արմ, բուն ծառոյ. ներքին կամ ստորին կողմն, աւարտ. քայլ, ընթացք, գնացք. դիրք, կայք. վիճակ, հանգամանք. սկիզբն, շարժումն. հաստատութիւն. հետեւակ զօրք, հետեւակազօր. քայլափոխ. աստիճան. ոտն, ոտնաչափ. ոտն (տաղաչափական)։ On foot, հետի, հետիոտս, հետեւակ. յոտին, յակստանի։

To Foot, բ, չ. Կաքաւել, ճեմել, սխտաճեմ ընթանալ. քայլել, գնալ հետիոտս։

To Foot, բ, ն. Կիցս արձակել, աքացել. հաստատել, արմատացուցանել, նորոգել, յոտին կացուցանել. կոխել, ոտնակոխ առնել, կոխան ոտից առնել։

Foótball ֆութպօլ գ. Փամփուշտ կամ խաղալիկ գունտ օդալից։

Foótboy ֆութպօյ գ. Սուրհանդակ, քաջոտն։

Foótbridge ֆութպրիճ գ. Անձուկ կամուրջ 'ի պէտս անցանելոյ հետիոտս։

Foótcloth ֆութքլօթհ գ. Կապերտ հնոտի։

Foóted ֆութէտ ած. Որ ունի ձեւ ոտին, ոտնաւոր։

Foótfight ֆութֆայթ գ. Մարտ հետեւակաց։

Foóthold ֆութհօլտ գ. Կայարան կամ կռուան ոտին։

Foóting ֆութին գ. Ոտնատեղի, կռուան ոտին. արմատ, հաստատութիւն. հիմն, խարիսխ. կայարան, տեղի. վիճակ, դիրք. ոտնափոխ, գնացք, ընթացք. կաքաւ ոտից. հետք, շաւիղ. սկիզբն, մուտք։

Foótlicker ֆութլիքըր գ. Որ լիզէ զոտս, մարդելոյզ, շողոքորթ։

Foótman ֆութմէն գ. Հետեւակ, հետեւակազօր. սուրհանդակ, քաջոտն. որ կրթէ զանձն յընթացս։

Foótmanship ֆութմէնշիփ գ. Սուրհանդակութիւն, երագընթացութիւն, քաջընթացութիւն։

Foótpace ֆութփէյս գ. Աստիճան. ոտնափոխ, քայլափոխ, քայլ ոտին։

Foótpad ֆութփէտ գ. Գող հետեւակ։

Foótpath ֆութփաթհ գ. Անձուկ ճանապարհ 'ի պէտս հետեւակաց։

Foótpost ֆութփօսթ գ. Թղթաբեր կամ թղթատար հետիոտս։

Foótstall ֆութսթօլ գ. Ասպանդակ 'ի պէտս կանանց։

Foótstep ֆութսթէփ գ. Հետք ոտից, շաւիղ. նշան. օրինակ։

Foótstool ֆութսթուլ գ. Պատուանդան ոտից։

Fop ֆօփ գ. Ունայնասէր, անմիտ, պճնասէր, սարփածու։

Fópdoodle ֆօփտուտըլ գ. Տխմար, յիմար, անմիտ։

Fóppery ֆօփփըրի գ. Անմտութիւն, ունայնասիրութիւն, պճնասիրութիւն։

Fóppish ֆօփփիշ ած. Անմիտ, յիմարական, մնոտի, ընդունայն. պճնասէր, ցուցամոլ, փառամոլ։

Fóppishly ֆօփփիշլի մ. Ունայնասիրութեամբ, մնոտի պանծանօք։

Fóppishness ֆօփփիշնէս գ. Ունայնասիրութիւն, մնոտի պարծանք։

Fóppling ֆօփլին գ. Սնոտիասէր, արուեստախնդիր։

For ֆօր նխ. Վասն, յաղագս, աղագաւ, առ, առ 'ի, 'ի. ընդ. ըստ. իբրեւ. 'ի ձեռն. փոխարէն, փոխան, փոխանակ. 'ի խնդիր, ղհետ. դէպ 'ի, դէմ եդեալ. 'ի կողմն, 'ի նպաստ, 'ի շնորհս. թէ եւ, թէպէտ եւ։ For all, թէ եւ, սակայն եւ այնպէս, 'ի վերայ այսր ամենայնի։ O for batter times, ուր են երջանիկ ժամանակքն, երանի երջանիկ ժամանակացն։

For, շ. Զի, քանզի, վասն զի. եւ զի, փոխանակ զի։ For as much, քանզի, վասն զի, փոխանակ զի, որովհետեւ։ For why, վասն որոյ, նմին իրի, յայն սակս, յոյր սակս, այնր աղագաւ։

Fórage ֆօրէյճ գ. Խնդիր դարմանոյ կամ պաշարոյ. դարմանածութիւն. դարման, պաշար, համբար։

To Fórage, բ, ն. Յափշտակել, կողոպտել, աւար հարկանել։

To Fórage, բ, չ. Դեգերել արտաքոյ, վտարանդի շրջել. շրջել կամ ելանել 'ի խնդիր պաշարոյ կամ համբարոյ. կեալ յափշտակութեամբ կամ աւարաւ։

Foráminous ֆօրէմինըս ած. Ծակոտեալ, ծակոտկէն։

To Forbéar ֆօրպէր բ. չ. Դադարել, ըղ-

կայ առնուլ, Թողուլ. զգուշանալ, խորշել, հրաժարիլ. համբերել, ժուժկալել։

To Forbéar, բ, ն. Խոյս կամ տեղի տալ, խորշիլ, խուսափել. զգուշանալ, Թողուլ, հրաժարիլ. խնայել, ներել։

Forbéarance ֆօրպէյրէնս գ. Զգուշութիւն, խուսափումն, հրաժարումն. դադարումն. ժուժկալութիւն, համբերութիւն. անխայումն, ներումն, հեզութիւն, քաղցրութիւն։

Forbéarer ֆօրպէյրըր գ. Որ Թողու կամ հրաժարէ։

To Forbíd ֆօրպիտ բ, ն. Արգելուլ, ըզգուշացուցանել, հրաժարեցուցանել. արգել կամ խափան լինել, խափանել. անխծանել, նզովել։

To Forbíd, բ, չ. Արգելուլ, չԹողուլ, հրաժարեցուցանել։

Forbíddance ֆօրպիտտէնս գ. Արգել, հրաման, արգել հրամանի։

Forbíddenly ֆօրպիտտընլի մ. Ընդդէմ օրինաց, յանիրաւի, խստութեամբ։

Forbídder ֆօրպիտտըր գ. Արգելիչ, հրաժարեցուցիչ։

Forbídding ֆօրպիտտինկ ած. Գարշելի, ատելի, նզովեալ։

Force ֆօրս գ. Ոյժ, զօրութիւն, կարողութիւն, ազդուութիւն. բուռն, բռնութիւն. վաւերականութիւն. տէրութիւն, զօրք, գունդ զօրաց, բազմութիւն. հարկ։

To Force, բ, ն. Բռնադատել, ստիպել. բռնանալ, ախրել. մղել, վարել, հանել բռնութեամբ. ունել բռնութեամբ. տառապեցուցանել. զօրացուցանել, ամրացուցանել, զինել. յափշտակել։ To force out, հանել, վանել, հալածել։

To Force, բ, չ. Փոյթ ունել, ջանալ, զուն գործել, ճգնել։ [ակամայ։

Fórcedly ֆօ՛րսէտլի մ. Բռնի, բռնութեա,

Fórceful ֆօ՛րսֆուլ ած. Ուժգին, սաստիկ, հզօր, կորովի, բուռն։

Fórcefully ֆօ՛րսֆուլլի մ. Ուժգին, սաստիկ, բռնութեամբ։

Fórceless ֆօ՛րսլէս ած. Անզօր, տկար, ուժաԹափ։

Fórceps ֆօ՛րսէփս գ. Ունելիք կամ ագցան վիրաբուժից։

Fórcer ֆօ՛րսըր գ. Բռնադատիչ. մղիչ։

Fórcible ֆօ՛րսիպլ ած. Հզօր, զօրեղ, քաջ, կորովի. սաստիկ, ուժգին, բուռն, ազդու. բռնի, ակամայ. հաստատուն, անհրաժեշտ, բռնադատիչ։

Fórcibleness ֆօ՛րսիպլնէս գ. Զօրութիւն, ուժգնութիւն, բռնութիւն, սաստկութիւն։

Fórcibly ֆօ՛րսիպլի մ. Հզօրեղապէս, ուժգնա, բռնի, ակամայ։

Fórcipated ֆօ՛րսիփէյտէտ ած. Որ ունի գնմնութիւն ունելեաց, ագցանի կամ մկրատի։

Ford ֆօրտ գ. Հուն գետոյ. հոսանք կամ գնացք ջուրց, հեղեղատ։

To Ford, բ, ն. Անցանել ընդ հուն գետոյ (ոտիւք կամ երիվարաւ)։

Fórdable ֆօ՛րտէպլ ած. Դիւրահուն, ընդ որ հնար է անցանել։

Fore ֆօր ած. Առաջակողմեան, առաջին։

Fore, մ. Յառաջոյ։ Է և մասնիկ՝ որ ՚ի բարդութեան բառից՝ ցուցանէ զառաջնութիւն ժամանակի։

To Foreadvíse ֆօրէտվա՛յզ բ, ն. Ազդ առնել կանխաւ, խրատել յառաջագոյն։

To Foreárm ֆօրա՛րմ բ, ն. Զինել կամ վառել յառաջագոյն։

To Forebóde ֆօրպօ՛տ բ, չ. Ասել յառաջագոյն, կանխագուշակ լինել. կանխագէտ լինել։

Forebóder ֆօրպօ՛տըր գ. Գուշակ. կանխագէտ։

Foreby՛ ֆօրպա՛յ նխ. Առընթեր, մերձ, հուպ, առ երի։

Fórecast ֆօ՛րքէստ գ. Յառաջագոյն զգացումն, նախատեսութիւն, զգուշութիւն։

To Forecást ֆօրքէ՛ստ բ, ն. Գծագրել կամ ձևացուցանել յառաջագոյն. պատրաստել յառաջագոյն. նախատես լինել, զգուշանալ, գիտել յառաջագոյն։

To Forecást, բ, չ. Ի միտ առնուլ յառաջագոյն, նախատես լինել։

Forecáster ֆօրքէ՛ստըր գ. Որ զգայ կամ զգուշանայ յառաջագոյն, նախատես, ըզգուշաւոր։

Fórecastle ֆօ՛րքէսըլ գ. Վերին մասն խելաց նաւին։

Forechósen ֆօրչօ՛զըն ած. Յառաջագոյն ընտրեալ։

Forecíted ֆօրսա՛յտէտ ած. Յառաջագոյն կամ ՚ի վեր անդր յառաջ բերեալ։

To Foreclóse ֆօրքլօ՛զ բ, ն. Փակել յառաջագոյն. արգելուլ, խափանել, հատանել։ [նաւի։

Fóredeck ֆօ՛րտէք գ. Յառաջակողմն

To Foredesígn ֆօրտիզա՛յն բ, ն. Գծագրել կամ գաղափարել յառաջագոյն։

To Foredó ֆօրտո՛ւ բ, ն. Կործանել, աչխատ առնել, ձանձրացուցանել։

To Foredóom ֆօրտո՛ւմ բ, ն. Կարգել յառաջագոյն, նախասահմանել։

Fore-énd ֆօր-էնտ գ. Առաջին կողմն կամ մասն, առաջ, առաջոյ։

Forefáther ֆօրֆա՛տհըր գ. Նախահայր, նախածնող, նախնիք, հինք, առաջինք։

To Forefénd ֆօրֆէնտ բ, ն. Արգելուլ,

խափանել, հեռացուցանել. հոգալ, պահել, պաշտպանել։

Forefínger ֆօրֆինկըր գ. Ցուցամատն։

Fórefoot ֆօ՛րֆութ գ. Առաջակողմեան ոտն անասնոց. ձեռն (առ 'ի նախատինս)։

To Foregó ֆօրկօ՛ բ, ն. Լքանել, տեղի տալ, 'ի բաց կալ. յառաջընթաց լինել, յառաջել, կանխել. լուծանել, կորուսանել։

Foregóer ֆօրկօ՛ըր գ. Նախընթաց, նախորդ, նախահայր։

Fóreground ֆօ՛րկրաունտ գ. Առաջատեղ կամ առաջակողմն նկարուց։

Fórehand ֆօ՛րհէնտ գ. Լանջք ձիոյ. գլուխ կամ երևելի մասն։

Fórehand, ած. Առձեռնպատրաստ, նախաձեռն, կանուխ, նախընծայ։

Forehánded ֆօրհէ՛նտէտ ած. Նախաձեռն, կանուխ, յառաջագոյն. լանջագեղ։

Fórehead ֆօ՛րհէտ գ. Ճակատ. անամօթութիւն, լկտութիւն, ժպրհութիւն, յանդգնութիւն։

Forehólding ֆօրհօ՛լտինկ գ. Գուշակութիւն, նախագուշակութիւն, կանխագուշակութիւն։

Fóreign ֆօ՛րին ած. Օտար, օտարական, արտաքին. հեռի, տարաշխարհիկ. եկ, պանդուխտ. եկամուտ։

Fóreigner ֆօ՛րինըր գ. Օտար, եկ, պանդուխտ, այլազգի։

Fóreignness ֆօ՛րիննէս գ. Օտարութիւն, հեռաւորութիւն։

To Foreimágine ֆօրիմէ՛ճին բ, ն. Յառաջագոյն կարծել կամ զմտաւ ածել։

To Forejúdge ֆօրճը՛ճ բ, ն. Նախադատել, նախադրաւել, նախապաշարել։

To Foreknów ֆօրնօ՛ բ, ն. Գիտել կամ ճանաչել յառաջագոյն, կանխագէտ կամ յառաջածանօթ լինել։

Foreknówable ֆօրնօ՛էպըլ ած. Զոր մարթ է ճանաչել յառաջագոյն։

Foreknówledge ֆօրնօ՛լէճ գ. Կանխագիտութիւն, յառաջգիտութիւն։

Fóreland ֆօ՛րլէնտ գ. Սարաւանդակ, գահաւանդ, հրուանդան։

To Foreláy ֆօրլէ՛յ բ, ն. Լարել զորոգայթ, թակարդել, դարանել։

To Fórelift ֆօ՛րլիֆթ բ, ն. Կանգնել կամ ամբառնալ զկուրծս։

Fórelock ֆօ՛րլօք գ. Վարսք կամ գէսք ճակատու։

Fóreman ֆօ՛րմէն գ. Այր երևելի, առաջնորդ, գլխաւոր։

Foreméntioned ֆօրմէ՛նշընտ ած. Նախայիշատակեալ։

Fóremost ֆօ՛րմօսթ ած. Առաջին, նախադաս, նախապատիւ, գլխաւոր։

Forenámed ֆօրնէ՛յմտ ած. Անուանեալ յառաջագոյն, նախասացեալ։

Fórenoon ֆօ՛րնուն գ. Նախ քան զհասարակ օր։

Forenótice ֆօրնօ՛թիս գ. Նախածանօթութիւն կամ տեղեկութիւն։

Forénsic ֆօրէ՛նսիք գ. Ատենական, դատաստանական։

To Foreordáin ֆօրօրտէ՛յն բ, ն. Նախակարգել, յառաջագոյն սահմանել։

Fórepart ֆօ՛րփարթ գ. Առաջին կամ նախընթաց մասն. առաջակողմն, կուրծք, լանջք, ճակատ։

Forepást ֆօրփէ՛սթ ած. Անցեալ, նախընթաց, առաջին։

Forepossésed ֆօրփօզզէ՛սթ ած. Նախադրաւեալ, ըմբռնեալ յառաջագոյն։

Fórerank ֆօ՛րրէնք գ. Առաջին կարգ կամ աստիճան, գահագլուխ, ճակատ։

Forerecíted ֆօրրիսա՛յթէտ ած. Յառաջագոյն յիշատակեալ, նախանշանակեալ։

To Forerún ֆօրրը՛ն բ, ն. Յառաջընթաց լինել, յառաջել, կարապետել. ելանել, բղխել։

Forerúnner ֆօրրը՛ննըր գ. Յառաջընթաց, կարապետ. գուշակութիւն, նշան։

To Foresáy ֆօրսէ՛յ բ, ն. Ասել յառաջագոյն, մարգարէանալ, նախաձայնել։

To Foresée ֆօրսի՛ բ, ն. Նախատես կամ կանխագէտ լինել, զգալ կանխաւ։

To Foresháme ֆօրշէ՛յմ բ, ն. Ամաչեցուցանել, յառաջագոյն կշտամբել։

Fóreship ֆօ՛րշիփ գ. Առաջակողմն նաւու։

To Foreshórten ֆօրշօ՛րթըն բ, ն. Յապաւել կամ կրճատել յառաջոյ։

To Fóreshow ֆօ՛րշօ բ, ն. Ցուցանել յառաջագոյն, նախագուշակել. նկարել կամ օրինակել յառաջագոյն։

Fóresight ֆօ՛րսայթ գ. Նախատեսութիւն, յառաջգիտութիւն, նախահայեաց տեսութիւն, խոհական զգուշութիւն։

Foresíghtful ֆօրսա՛յթֆուլ ած. Նախատես, զգուշաւոր, խոհական։

To Foresígnify ֆօրսի՛կնիֆայ բ, ն. Ծանուցանել յառաջագոյն, կանխաւ ցուցանել կամ օրինակել։

Fóreskin ֆօ՛րսքին գ. Անթլփատութիւն (թլփատելի մասն մարմնոյն)։

Fóreskirt ֆօ՛րսքըրթ գ. Փապաւէն զգեստուց առկախեալ զառաջեաւ։

To Foreslácк ֆօրսլէ՛ք բ, ն. Թուլացուցանել, թոյլ տալ անհոգութեամբ։

To Foreslów ֆօրսլօ՛ բ, ն. Յամեցուցանել, խափանել. զանց առնել, անփոյթ լինել։

To Foreslów, բ, չ. Յապաղել, յամենալ, հեղգանալ։

To Forespéak ֆօրըսփիք բ. չ. Նախապատմել, գուշակել. արգելուլ բանիւ, չթողուլ, կարգել, հրամայել:

Forespént ֆօրըսփէնթ ած. Վատնեալ, ցրուեալ, սպառեալ. անցուցեալ, ծախեալ. տուեալ յառաջագոյն:

Forespúrrer ֆօրըսփըրրըր գ. Որ յառաջոյ ընթանայ երիվարաւ արշաւակի:

Fórest ֆօրէսթ գ. Անտառ. տեղի որսոյ կամ զբօսանաց արքայի:

To Forestáll ֆօրըսթօլ բ. ն. Աճապարել, կանխել, կանխել ունել. արգելուլ, չթողուլ. կանխել գնել զվաճառս՝ առ 'ի լինել մենավաճառ:

Forestáller ֆօրըսթօլըր գ. Մենավաճառ, որ գնէ կանխաւ զվաճառս:

Forestbórn ֆօրէսթպօրն ած. Ծնեալ յանտառի կամ յանմարդաբնակ վայրի:

Fórester ֆօրէսթըր գ. Պահապան անտառի. վայրենաբնակ:

Fóreswat կամ Fóreswart ֆօրսուէթ, ֆօրսուօրթ ած. Բռնաջան, վատնեալ կամ սպառեալ ջերմութեամբ:

Fóretaste ֆօրթէյսթ գ. Ճաշակ, փորձ, առհաւատչեայ:

To Foretáste ֆօրթէյսթ բ. ն. Ճաշակել յառաջագոյն:

To Foretéll ֆօրթէլ բ. ն. և չ. Ասել յառաջագոյն, կանխաձայնել, նախագուշակել:

Foretéller ֆօրթէլըր գ. Մարգարէ, գուշակ, նախագուշակ:

To Forethínk ֆօրթհինք բ. ն. Խորհել յառաջագոյն, 'ի կարծիս լինել կամ խմանալ յառաջագոյն, նախատես լինել:

To Forethínk, բ. չ. Մտախոհ լինել, մըտածել յառաջագոյն:

Foretóken ֆօրթօքն գ. Նշան յառաջագոյն, գուշակութիւն:

To Foretóken, բ. ն. Ծանուցանել յառաջագոյն, գուշակել, նախագուշակել:

Foretóoth ֆօրթութհ գ. Առաջակողմեան ատամունք:

Fóretop ֆօրթօփ գ. Կատար վարսից ճակատու կանանց:

Forethóught ֆօրթհօթ գ. Յառաջագոյն մտածութիւն; նախատեսութիւն, զգուշութիւն խոհական:

Forevóuched ֆօրվաուչտ ած. Հաստատեալ կամ ծանուցեալ յառաջագոյն:

Fóreward ֆօրուօրտ գ. Առաջք, ճակատ. յառաջ:

To Forewárn ֆօրուօրն բ. ն. Յուցանել, ազդ առնել կամ զգուշացուցանել յառաջագոյն, խրատել, զգուշացուցանել:

To Forewáste ֆօրուէյսթ բ. ն. Քանդել, աւերել, եղծանել:

To Forewísh ֆօրուիշ բ. ն. Յանկալ յառաջագոյն:

Forewórn ֆօրուօրն ած. Մաշեալ, հնացեալ, եղծեալ:

Fórfeit ֆօրֆիթ գ. Յանցանք, մեղս, տոյժ, պատիժ. յանցաւոր, պատժապարտ:

Fórfeit, ած. Յանցաւոր, պարտական, պատժապարտ. կորուսեալ, անկեալ յիրաւանց:

To Fórfeit, բ. ն. Յանցաւոր կամ պատժապարտ գտանիլ. կորուսանել:

Fórfeitable ֆօրֆիթէպլ ած. Ընդ տուգանօք, զոր մարթ է զրկել յարքունիս:

Fórfeiture ֆօրֆիչիուր գ. Գրաւումն յարքունիս. կորուստ. տոյժ, տուգանք:

To Forfénd ֆօրֆէնտ բ. ն. Պահել, պաշտպանել, հեռի առնել, ոչ տալ:

Forgáve ֆօրկէյվ. Կատարեալ ժամանակ to Forgive բայի:

Forge ֆօրճ գ. Դարբնոց, հալոց կամ բովք զտելոյ զերկաթ:

To Forge, բ. ն. Դարբնել, գործել զերկաթ կամ զպղինձ. գործել, յօրինել. հնարել, նկուն, մեքենայել. խարդախել, նենգել:

Fórger ֆօրճըր գ. Դարբին, երկաթագործ. գտակ, որ նկուն է, խարդախող:

Fórgery ֆօրճըրի գ. Խարդախութիւն իրաց. նենգութիւն. դարբնութիւն, գործ երկաթոյ կամ արծաթոյ:

To Forgét ֆօրկէթ բ. ն. Մոռանալ, զանց առնել, թողուլ:

Forgétful ֆօրկէթֆուլ ած. Դիւրամոռաց, որ տայ մոռանալ. անհոգ, անփոյթ, անմտադիր:

Forgétfulness ֆօրկէթֆուլնէս գ. Մոռացումն, մոռացօնք, անյիշատակութիւն. անհոգութիւն, անփութութիւն: [առու:

Forgétter ֆօրկէթթըր գ. Մոռացող, զանցառու:

To Forgíve ֆօրկիվ բ. ն. Թողուլ, ներել, շնորհել:

Forgíveness ֆօրկիվնէս գ. Շնորհք, թողութիւն. գթութիւն, մարդասիրութիւն. ազատութիւն:

Forgíver ֆօրկիվըր գ. Ներող:

Forgót կամ Forgótten ֆօրկօթ, ֆօրկօթթըն ած. Մոռացեալ, անյիշատակ:

To Forháil ֆօրհէյլ բ. ն. Աշխատ առնել, նեղել, տանջել:

Fork ֆօրք գ. Երկժանի. երեքժանի, պատառաքաղ. սլաք, ծայր:

To Fork, բ. չ. Ծայր արձակել, ընձիւղել կամ բուսանիլ (ցորենոյ):

Fórked ֆօրքտ ած. Երկճղի, երկժանի:

Fórkedly ֆօրքէտլի մ. Իբրև զերկժանի, որպէս երեքժանի:

Fórkedness ֆօ՛րքէտնէս գ. Լինելն երկժանի կամ երկճղի:

Fórkhead ֆօ՛րքհէտ գ. Սլաք նետի:

Fórky ֆօ՛րքի ած. Երկճղի, երկժանի:

To Forlíe ֆօրլա՛յ բ. չ. Անկեալ կալ առաջի:

Forlóre ֆօրլօ՛ր ած. Լքեալ, թողեալ:

Forlórn ֆօրլօ՛րն ած. Թողեալ, լքեալ, անմխիթար, անոք, անօգնական. բարձեալ, կորուսեալ, հանեալ. չնչին, աղկաղկ, թշուառ:

Forlórn, գ. Լքեալ ոք, անօգնական:

Forlorn hope, զինուորք յառաջամարտիկք կամ որք կան 'ի վտանգի:

Forlórnness ֆօրլօ՛րննէս գ. Լքումն, անկումն, կորուստ, թշուառութիւն. վիճակ անմխիթար, անօգնականութիւն:

Form ֆօրմ գ. Ձև. բնութիւն, խկութիւն, յատկութիւն. եղանակ, տարազ. գեղեցկութիւն, վայելչութիւն. պատկեր, կերպարան, տեսիլ. հանդէս. ծէս, արարողութիւն, օրէնք. կանոն, ոճ. նստարան, բազմոց. դաս, կարգ. որջ նապաստակի. կերպ կամ տեսակ իրաց. հոգի (մարդոյ):

To Form, բ. ն. Ստեղծանել, կերպարանել, ձևացուցանել, կերպաւորել, կազմել, յօրինել. ձուլել. դրօշմել, տպաւորել. յօդել. կարգել, պատրաստել. կրթել, մարզել, հրահանգել:

Fórmal ֆօ՛րմըլ ած. Հանդիսաւոր, երևելի, հանդիսի. կանոնաւոր, հաստատուն. արտաքին, ըստ երևութին. բուն իսկ, նոյն իսկ, իսկական, տիրապէս, յատուկ. տեսական. արուեստակեալ, արուեստախառն:

Fórmalist ֆօ՛րմէլիստ գ. Որ առ աչս ճգնի կամ ձևանայ, արուեստաւոր, արուեստախնդիր:

Formálity ֆօրմէ՛լիթի գ. Հանդիսաւորութիւն, հանդիսաւոր եղանակ. տեսականութիւն, օրինական տարազ, հանդէս, օրէնք. շուք, սպաք երևելի. տեսիլ, արտաքին կերպարան, արուեստակեալ եղանակ. խկութիւն:

To Fórmalize ֆօ՛րմէլայզ բ. ն. Ձևացուցանել, կերպարանել. զհետ վարիլ արուեստականութեանց:

Fórmally ֆօ՛րմէլլի մ. Ըստ օրինաց. իսկապէս, ճշմարտիւ, որոշակի. հանդիսիւ, յայտնապէս. տեսականապէս:

Formátion ֆօրմէ՛շըն գ. Ստեղծումն, կազմութիւն, յօրինուած. ձև, կերպարան, կերպաւորութիւն:

Fórmative ֆօ՛րմէթիվ ած. Տեսակաւորիչ, կերպաւորիչ, յօրինիչ:

Fórmer ֆօ՛րմըր գ. Կերպարանիչ, արարող, կազմիչ, ստեղծիչ, ճարտարապետ:

Fórmer, ած. Առաջին, նախկին. նախայիշատակեալ. անցեալ:

Fórmerly ֆօ՛րմըրլի մ. Յառաջին ժամանակս, 'ի հնումն, կանխաւ, երբեմն, յառաջագոյն:

Fórmidable ֆօ՛րմիտէպլ ած. Ահեղ, հզօր:

Fórmidableness ֆօ՛րմիտէպլնէս գ. Ահեղութիւն, ահաւորութիւն:

Fórmidably ֆօ՛րմիտէպլի մ. Ահեղաբար, ահագին:

Fórmless ֆօ՛րմլէս ած. Անձև, անկերպարան, տգեղ:

Fórmulary ֆօ՛րմիուլէրի գ. Կանոն, գիրք արարողութեանց:

Fórmule ֆօ՛րմիուլ գ. Ոճ, եղանակ, տարազ, կանոն, օրէնք:

To Fórnicate ֆօ՛րնիքէյթ բ. ն. Պոռնկիլ. շնալ:

Fornicátion ֆօրնիքէ՛շըն գ. Պոռնկութիւն. շնութիւն:

Fornicátor ֆօրնիքէ՛թըր գ. Պոռնիկ. շնացող:

Fornicátress ֆօրնիքէ՛թրէս գ. Բոզ, պոռնիկ:

To Forsáke ֆօրսէ՛յք բ. ն. Թողուլ, լքանել, անտես առնել. սարտնուլ, հեռանալ, անկանիլ:

Forsáker ֆօրսէ՛յքըր գ. Որ թողու կամ լքանէ, ապստամբ, հեռացեալ, զէնընկեց:

Forsóoth ֆօրսո՛ւթհ մ. Ապաքէն, արդարև, յիրաւի, կարի քաջ:

To Forswéar ֆօրսուէ՛ր բ. ն. Փխտել զերդումն, հրաժարել յերդմանէ, ուխտադրուժ լինել, ուրանալ զերդումն. սուտ երդնուլ:

Forswéarer ֆօրսուէ՛րըր գ. Ստերդումն, երդմնահար:

Fort ֆօրթ գ. Ամրոց, բերդ:

Fórted ֆօ՛րթէտ ած. Ամրացեալ, քաջ պատսպարեալ:

Forth ֆօրթհ մ. Յայնմհետէ, յառաջ, անտի և անդր, այլ ևս. արտաքս. 'ի բացեայ, մեկուսի. 'ի հրապարակի, յերևան, 'ի լոյս. ընդ ամենայն, 'ի սկզբանէ մինչև ցվախճան, լիով. ցայն վայր. ցվախճան:

Forth, նխ. Արտաքոյ, արտաքոյ քան:

Forthcóming ֆօրթհքը՛մինկ ած. Պատրաստ 'ի գալ արտաքս կամ յերևիլ:

Forthíssuing ֆօրթհի՛շշուինկ ած. Ելեալ արտաքս, յառաջ եկեալ:

Forthríght ֆօրթհրա՛յթ մ. Ուղիղ, անխոտոր, նոյնհետայն, իսկ և իսկ:

Forthríght, գ. Անխոտոր ճանապարհ կամ շաւիղ:

Forthwíth ֆօրթհուի՛թհ մ. Արդ, առժամայն, իսկ և իսկ, ընդ:

Fórtieth ֆօ՛րթիէթհ ած. Քառասներորդ:

Fórtifiable ֆօ՛րթիֆայէպըլ ած. Զոր մարթ է ամրացուցանել կամ զօրացուցանել:

Fortificátion ֆօրթիֆիքէ՛շըն գ. Ամրութիւն, զօրութիւն. զինուորական ճարտարապետութիւն. ամրացեալ տեղի, ամրոց, ամրութք:

Fórtifier ֆօ՛րթիֆայըր գ. Ամրացուցիչ. զօրացուցիչ, հաստատիչ:

To Fórtify ֆօ՛րթիֆայ բ, ն. Ամրացուցանել, զինել, պնդել. զօրացուցանել, կազդուրել, հաստատել. քաջալերել:

To Fórtify, բ, չ. Ամրացուցանել:

Fórtilage ֆօ՛րթիլէճ գ. Ամրոց կամ դղեակ փոքրիկ:

Fórtin ֆօ՛րթին գ. Ամրոց փոքրիկ, հողաբլուր:

Fórtitude ֆօ՛րթիթիուտ գ. Արիութիւն, քաջութիւն. ոյժ, զօրութիւն:

Fórtlet ֆօ՛րթլէթ գ. Ամրոց կամ դղեակ փոքրիկ:

Fórtnight ֆօ՛րթնայթ գ. Հնգետասան աւուրք, երկու եօթնեակք:

Fórtress ֆօ՛րթրէս գ. Բերդ, դղեակ, ամրոց:

Fortúitous ֆօրթիու՛իթըս ած. Դիպուածական, պատահական, անակնկալ:

Fortúitously ֆօրթիու՛իթըսլի մ. Ըստ դիպաց, ըստ պատահման, յանկարծ:

Fortúitousness ֆօրթիու՛իթըսնէս գ. Դէպք, դիպուած, պատահումն:

Fórtunate ֆօ՛րչիունէյթ ած. Բարեբախտ, երջանիկ, յաջողակ:

Fórtunately ֆօ՛րչիունէյթլի մ. Բարեբաստութեամբ, յաջողակս:

Fórtunateness ֆօ՛րչիունէյթնէս գ. Բարեբաղդութիւն, յաջողուած:

Fórtune ֆօ՛րչիուն գ. Բաղդ. դիպուած, վիճակ, պատահումն. վիճակ կենաց. ինչք, ստացուածք, մեծութիւն. օժիտ, պայգ. հանդերձեալ վիճակ, որ ինչ ապագային ունի անցանել:

To Fórtune, բ, չ. Հանդիպել, պատահել, վիճակիլ:

Fórtuned ֆօ՛րչիունտ ած. Բարեբաղդութեան վիճակեալ, բարեվիճակ:

Fórtunebook ֆօ՛րչիունպուք գ. Գիրք աղթարաց կամ վիճակընկեցութեան:

Fórtunehunter ֆօ՛րչիունհընթըր գ. Որ 'ի խնդիր է բազմահարուստ կնոջ յամուսնութիւն:

To Fórtunetell ֆօ՛րչիունթէլ բ, չ. Հմայել, գուշակել զապագայս:

Fórtuneteller ֆօ՛րչիունթէլըր գ. Որ գուշակէ զապագայս, գէտ:

Fórty ֆօ՛րթի ած. Քառասուն:

Fórum ֆօ՛րըմ գ. Ատեան, բեմ, հրապարակ:

To Forwánder ֆօրուէ՛նտըր բ, ն. Պաղանօքար շրջիլ կամ թափառիլ:

Fórward կամ Fórwards ֆօ՛րուօրտ, ֆօ՛րուօրտս մ. Յառաջ. յառաջագէմ:

Fórward, ած. Յառաջադէմ, յառաջեալ. յօժարամիտ, փութաջան. յանդուգն, ձեռներէց. կանուխ, կանխահաս. փոյթ, արագ. նախընթաց, առաջին. ոչ յետնեալ:

To Fórward, բ, ն. Հասունացուցանել, վաղահաս գործել, փութացուցանել. յառաջադէմ ընծայել:

Fórwarder ֆօ՛րուօրտըր գ. Որ յառաջադէմ ընծայէ:

Fórwardly ֆօ՛րուօրտլի մ. Փութով, փութանակի, անդէն:

Fórwardness ֆօ՛րուօրտնէս գ. Փոյթ, եռանդն, յօժարութիւն. յառաջադիմութի. կանխահասութիւն. յանդգնութի, ժպրհութիւն:

Fosse ֆօս գ. Փոս, խրամ, խորխորատ:

Fósseway ֆօ՛սուէյ գ. Մի յերկելի հռոմէական ճանապարհաց յԱնգղիա:

Fóssil ֆօ՛սիլ ած. Հանքային:

Fóssil, գ. Հանք, հանքային ինչ:

To Fóster ֆօ՛սթըր բ, ն. Սնուցանել, դարմանել, բուծանել, խնամել, դաստիարակել:

Fósterage ֆօ՛սթըրէճ գ. Վարձ դայեկութեան կամ դաստիարակութեան:

Fosterbróther ֆօսթըրպրը՛տհըր գ. Դայեկորդի, կաթնակից:

Fósterchild ֆօ՛սթըրչայլտ գ. Դայեկասուն որդի, սան:

Fosterdám ֆօսթըրտէ՛մ գ. Սնտու, դայեակ, սնուցիչ:

Fostereárth ֆօսթըրէ՛րթհ գ. Հող դարմանիչ բուսոց:

Fósterer ֆօ՛սթըրըր գ. Դայեակ, սնուցիչ, դաստիարակ:

Fosterfáther ֆօսթըրֆա՛տհըր գ. Դայեակ, դաստիարակ փոխանակ հօր:

Fostermóther ֆօսթըրմը՛տհըր գ. Սնտու, դայեակ, սնուցիչ:

Fostersón ֆօսթըրսը՛ն գ. Դայեկասուն որդի, սան:

Fought ֆօթ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Fight բայի:

Fóughten ֆօ՛թըն. Անցեալ ընդունելութիւն to Fight բայի:

Foul ֆա՛ուլ ած. Աղտեղի, խառնակ. անմաքուր, գարշ, անպարկեշտ. խառնակեալ, պղտոր. ուրուական, նախադիծ. նախատալից, նախատական. նենգաւոր, խարդախ. սաստիկ, բուռն, ուժգին. ամօթալից, անարգ. չարախօս, անխծաբան. անարժան, անիրաւ, անկարգ. խոշոր, բիրտ. պատառեալ կամ խառնակեալ (ըստ նաւորդաց).

To Foul, բ, ն. Աղտեղել, ապականել. պղտորել, խառնակել:

Fóulfaced ֆա՛ուլֆէյսդ ած. Գարշադէմ, տգեղ, զազրատեսիլ:

Fóully ֆա՛ուլլի մ. Աղտեղութեամբ, անպատկառաբար, անհեթեթս, չարաչար:

Foulmóuthed ֆաուլմա՛ութհդ ած. Զազրաբերան, ժպիրհ, չարախօս, բամբասող:

Fóulness ֆա՛ուլնէս գ. Աղտեղութիւն, աղտ. գարշութիւն, զազրութիւն, պղծութիւն. տգեղութիւն. պագշոտութիւն, անառակութիւն:

Found ֆա՛ունդ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Find բայի:

To Found, բ, ն. Հիմնել, հիմնարկել. շինել, կառուցանել. հաստատել, զետեղել:

To Found, բ, ն. Ձուլել, հալել, լուծանել:

Foundátion ֆաունդէ՛յշըն գ. Հիմն. հիմնարկութիւն. սկիզբն, ծագումն. խարիսխ, ամրութիւն, հաստատութի. կանգնումն, շինութի. եկամուտ կամ հասոյթ թողեալ 'ի պէտս աղքատաց:

Fóunder ֆա՛ունդըր գ. Հիմնարկու, շինող. հաստատիչ ողորմութեան աղքատաց. առաջնորդ, հեղինակ, պատճառ, նախասկիզբն. ձուլիչ, հալող:

To Fóunder, բ, ն. Կաղացուցանել կամ տկարացուցանել զոտս ձիոյն:

To Fóunder, բ. չ. Ընկղմիլ, խորասուզիլ. կործանիլ, 'ի գերև ելանել:

Fóundery ֆա՛ունդըրի գ. Ձուլարան:

Fóundling ֆա՛ունդլինկ գ. Տղայ ընկեցիկ:

Fóundress ֆա՛ունդրէս գ. Կին հիմնարկու կամ առաջնորդ:

Fount *կամ* Fóuntain ֆաունդ, ֆա՛ունթէն գ. Աղբիւր. աւազան. շատրուան. աղբերակն. սկիզբն, ծագումն, պատճառ:

Fóuntainless ֆա՛ունթէնլէս ած. Անաղբիւր, անջրդի:

Fóuntful ֆա՛ունթֆուլ ած. Աղբերալից, բազմաղբիւր:

Four ֆօր ած. Չորք, քառեակ:

Fourfóld ֆօրֆօ՛լդ ած. Չորեքպատիկ, քառապատիկ:

Fourfóoted ֆօրֆո՛ւթէդ ած. Չորքոտանի, քառոտանի:

Fourscóre ֆօրսքօ՛ր ած. Ութսուն:

Foursquáre ֆօրսքուէ՛յր ած. Քառակուսի, չորեքկուսի:

Fourtéen ֆօրթի՛ն ած. Չորեքտասան:

Fourtéenth ֆօրթի՛նթհ ած. Չորեքտասաներորդ:

Fourth ֆօրթհ ած. Չորրորդ, չորիր:

Fóurthly ֆօ՛րթհլի մ. Չորրորդ, չորիր:

Fourwhéeled ֆօրհուի՛լդ ած. Քառանիւ:

Fowl ֆա՛ուլ գ. Թռչուն, հաւ:

To Fowl, բ, ն. Որսալ թռչունս կամ հաւս:

Fówler ֆա՛ուլըր գ. Թռչնորս, հաւորս:

Fówlingpiece ֆա՛ուլինկփիս գ. Հրացան հաւորսաց:

Fox ֆօքս գ. Աղուէս. խորամանկ, նենգամիտ, աղուեսաբարոյ:

Fóxcase ֆօ՛քսքէյս գ. Մորթ աղուեսու, աղուեսենի:

Fóxchase ֆօ՛քսչէյս գ. Որս աղուեսուց:

Fóxevil ֆօ՛քսիվըլ գ. Աղուեսացաւ, հերաթափութիւն:

Fóxfish ֆօ՛քսֆիշ գ. Ձկան ինչ:

Fóxglove ֆօ՛քսկլըվ գ. Բոյս ինչ (Digitalis).

Fóxhunter ֆօ՛քսհընթըր գ. Որսորդ աղուեսուց:

Fóxship ֆօ՛քսշիփ գ. Աղուեսաբարոյութիւն, խորամանկութիւն:

Fóxtrap ֆօ՛քսթրէփ գ. Թակարդ կամ ծուղակ աղուեսուց:

Foy ֆօյ գ. Հաւատ, հաւատարմութիւն, մտերմութիւն:

To Fract ֆրէքթ բ, ն. Բեկանել, խորտակել, պատառել, դրժել. ոչ պահել:

Fráction ֆրէ՛քշըն գ. Բեկումն, խորտակումն, պատառումն. բեկոր, կտոր. կոտորակ (ըստ թուաբանից):

Fráctional ֆրէ՛քշընըլ ած. Կոտորակի. որ ունի զկոտորակ (թիւ):

Frácture ֆրէ՛քչիուր գ. Կոտորումն, բեկումն, խորտակումն, վնաս:

To Fráeture, բ, ն. Բեկանել զոսկրն:

Frágile ֆրէ՛ճիլ ած. Բեկանուտ, դիւրաբեկ. տկար, դիւրադայթ. կործանական, անցաւոր:

Fragílity ֆրէճի՛լիթի գ. Դիւրաբեկութիւն. տկարութիւն, դիւրասահութիւն. անհաստատութիւն, յողդողդութիւն:

Frágment ֆրէ՛կմէնթ գ. Բեկոր, կտոր, նշխար, հատուած. հատուկտոր մնացորդք:

Frágmentary ֆրէ՛կմէնթէրի ած. Հատուածական, հատուկտոր:

Frágor ֆրէ՛յկօր գ. Ճառաչիւն, բոմբիւն, [ձայն:

Frágrance *կամ* Frágrancy ֆրէ՛յկրէնս, ֆրէ՛յկրէնսի գ. Հոտ անոյշ, անուշահոտութի:

Frágrant ֆրէ՛յկրէնթ ած. Հոտաւէտ, անուշահոտ, քաղցրահոտ:

Frágrantly ֆրէ՛յկրէնթլի մ. Անուշահոտ բուրմամբ, քաղցր:

Frail ֆրէյլ գ. Կողով, որթ, զամբիւղ, սակառի. սոս ծառոց 'ի պէտս հիւսելոյ կողովս կամ սակառս:

Frail, ած. Դիւրաբեկ. կործանական, անցաւոր. տկար, դիւրադայթ:

Fráilness ֆրէյլնէս գ. Տկարութիւն, դիւրատաչութիւն. անհաստատութիւն, յողդողդութիւն:

Fráilty ֆրէյլթի գ. Տկարութիւն, յողդողդութիւն, անհաստատութիւն:

Fraíscheur ֆրէյշըր գ. Զովութիւն, հովութիւն:

Fraise ֆրէյզ գ. Կարկանդակ ինչ:

Frame ֆրէյմ գ. Կազմութիւն, շինուած. անօթ. յօրինուած, կարգ, գեղեցկութիւն. դիւա, հնարք, ճարտարութիւն. ձև, կերպարան. համեմատութիւն:

To Frame, բ, ն. Կազմել, յօրինել, ձևացուցանել. յարդարել. շարադրել. նկարել 'ի միտս. հնարել, ճարտարել, ստեղծանել:

Frámer ֆրէյմըր գ. Կազմող, շինող, յօրինող, ճարտարապետ:

Frámpold ֆրէմփօլտ գ. Դեգ, անհամբոյր, դաժան, դժնդակ:

Fránchise ֆրէնչայզ գ. Ազատութիւն. արտահարկութիւն, առանձնաշնորհութիւն. սահման, երկիր, վիճակ:

To Fránchise, բ, ն. Ազատ առնել, ազատ կացուցանել: [դիւրաբեկ:

Frángible ֆրէնճիպլ ած. Բեկանուտ,

Fránion ֆրէնիըն գ. Տարփածու, տարփաւոր, իգասէր:

Frank ֆրէնք ած. Առատ, առատաձեռն. ազատ. ընդարձակ. յայտնի, համարձակ, անկեղծ, ազատամիտ:

Frank, գ. Բոյն կամ դադարք խոզի. նաման ձրիատուր. դրամ գաղղիացւոց:

To Frank, բ, ն. Դնել զխոզ 'ի դադարս առ 'ի գիրացուցանել. պարարել, գիրացուցանել. ձրի առաքել զնամակն:

Fránkincense ֆրէնքինսէնս գ. Խունկ. կնդրուկ:

Fránklin ֆրէնքլին գ. Հազարապետ տան, գաւառապետ:

Fránkly ֆրէնքլի մ. Ազատաբար. ճոխաբար, ձրի. մտադիւր, կամաւ. համարձակ, տիրաբար:

Fránkness ֆրէնքնէս գ. Համարձակութիւն, պարզմտութիւն, անկեղծութիւն. առատաձեռնութիւն. ազատութիւն:

Frankplédge ֆրէնքփլէճ գ. Գրաւական կամ երաշխաւորութիւն ազատութեան:

Frántic ֆրէնթիք ած. Մոլի, կատաղի. յիմար, խելագար, զառանցեալ:

Fránticly ֆրէնթիքլի մ. Մոլեգին, մոլեգնաբար, անմտաբար:

Fránticness ֆրէնթիքնէս գ. Մոլեգնութիւն, կատաղութիւն, խելագարութիւն:

Fratérnal ֆրըթէրնէլ ած. Եղբայրական:

Fratérnally ֆրըթէրնէլլի մ. Եղբայրաբար, իբրև զեղբայր:

Fratérnity ֆրըթէրնիթի գ. Եղբայրութիւն, եղբայրակցութիւն, ընկերութիւն, ընկերակցութիւն:

Frátricide ֆրէթրիսայտ գ. Եղբայրասպանութիւն:

Fraud ֆրօտ գ. Դաւ, նենգ, խարդախութիւն, խաբէութիւն:

Fráudful ֆրօտֆուլ ած. Խաբեբայ, խարդախ, նենգաւոր, դաւաճան:

Fráudfully ֆրօտֆուլլի մ. Նենգաւ, դաւաճանութեամբ:

Fráudulence *կամ* Fráudulency ֆրօտիուլէնս, ֆրօտիուլէնսի գ. Նենգութիւն, դաւաճանութիւն, խորամանկութիւն:

Fráudulent ֆրօտիուլէնթ ած. Դաւաճան, նենգող, խաբեբայ, խարդախ:

Fráudulently ֆրօտիուլէնթլի մ. Նենգաւ, դաւաճանութեամբ, խորամանկութեամբ:

Fraught ֆրօթ ած. (այժմ գրի Freight): Բեռնաւորեալ, լի, ծանրացեալ:

Fraught, գ. Բեռն, ծանրութիւն:

To Fraught, բ, ն. Բեռնաւորել, բառնալ, լնուլ, ծանրաբեռնել:

Fráughtage ֆրօթէյճ գ. Բեռն:

Fray ֆրէյ գ. Մարտ, կռիւ. մենամարտութիւն. կագ, վէճ, հակառակութիւն, ամբոխ:

To Fray, բ, ն. Երկեցուցանել, զարհուրեցուցանել. շփել, մաշել:

Freak ֆրիք գ. Յանկարծ փոփոխումն. այլ ընդ այլոյ խորհուրդք, այլանդակ կամ օտար խղձք:

To Freak, բ, ն. Պէսպիսացուցանել, խայտախարիւ առնել, ճամկաւորել:

Fréakish ֆրիքիշ ած. Այլանդակ, այլ ընդ այլոյ, դեգ: [այլանդակս:

Fréakishly ֆրիքիշլի մ. Դեգութեամբ,

Fréakishness ֆրիքիշնէս գ. Դեգութիւն, ծանրամտութիւն, այլանդակութիւն մտաց:

To Fream ֆրիմ բ, չ. Գոչել, գոչիւն արձակել:

Fréckle ֆրէքըլ գ. Պիսակ կամ նիշ դիմաց. պիսակ, բիծ:

Fréckled ֆրէքըլտ ած. Պիսակոտ, պիսակաւոր, բազմանիշ: [նիշ:

Fréckly ֆրէքլի ած. Պիսակոտ, բազմա-

Free ֆրի ած. Ազատ, ազատացեալ, զերծ. ազատազգի. անձնիշխան. կամաւոր, անբռնադատ. թոյլ տուեալ, անարգել, բաց. ընդարձակ. համարձակ, յայտնի, պարզ, անկեղծ. ընտանի. առատ, ճոխ, առատաձեռն. անպարտ, անմեղ. ձրի. պարապ, դատարկ:

To Free, բ, ն. Ազատել, փրկել, զերծուցանել, լուծանել. ազատ կացուցանել, թողուլ. 'ի բաց առնել, բառնալ զխոչ, բառնալ:

Freebóoter ֆրիպու՛թըր գ. Յափշտակող, աւազակ, աւարառու, հէն, ասպատակաւոր:

Freebóoting ֆրիպու՛թինկ գ. Յափշտակութիւն, աւարառութիւն:

Fréeborn ֆրի՛պօրն գ. Ազատորդի, ազատածին, ազատ:

Freechápel ֆրիչէ՛փըլ գ. Ազատ կամ ապահարկ մատուռն:

Fréecost ֆրի՛քօսթ գ. Ազատ, ազատացեալ, ապահարկ:

Fréedman ֆրի՛տմէն գ. Գերի փրկանաւոր կամ ազատացեալ:

Fréedom ֆրի՛տըմ գ. Ազատութիւն. ապահարկութիւն, առանձնաշնորհութիւն. ազատականութիւն. անձնիշխանութիւն. ընդարձակութիւն, դիւրութիւն:

Freefóoted ֆրիֆու՛թէտ ած. Ազատաքայլ արձակ արձակ:

Freehéarted ֆրիհա՛րթէտ ած. Ազատամիտ, առատասիրտ, առատաձեռն:

Freehóld ֆրիհօ՛լտ գ. Ազատական կալուած:

Freehólder ֆրիհօ՛լտըր գ. Որ ունի ազատական կալուածս:

Fréely ֆրի՛լի մ. Ազատաբար, ազատօրէն. մատդիւր. լիուլի. համարձակ, ազատադէմ. անխափան, անարգել. անձնիշխան կամ ազատ կամօք, կամաւ. ձրի:

Fréeman ֆրի՛մէն գ. Ազատ, ազատազգի, ազատ քաղաքացի:

Freemínded ֆրիմա՛յնտէտ ած. Ազատամիտ, անհոգ, ազատացեալ 'ի հոգւոյ:

Fréeness ֆրի՛նէս գ. Ազատութիւն. համարձակութիւն, անկեղծութիւն. առատաձեռնութիւն:

Fréeschool ֆրի՛սքուլ գ. Վարժարան հասարակաց կամ ձրի:

Fréespoken ֆրի՛սփօքըն ած. Համարձակախօս, ազատաբերան:

Fréestone ֆրի՛սթօն գ. Քար ինչ գորշագոյն 'ի պէտս շինուածոց, որձաքար:

Fréethinker ֆրի՛թհինքըր գ. Ազատ 'ի կարծիս իւր, ազատակրօն, անկրօն:

Freewíll ֆրիուի՛լ գ. Անձնիշխան կամք, յօժարամտութիւն, կամակարութիւն:

Fréewoman ֆրի՛ուըմէն գ. Կին ազատազգի:

To Fréeze ֆրի՛զ բ, չ. Պաղիլ, սառնուլ. ցրտանալ:

To Fréeze, բ, ն. Սառուցանել, ցրտացուցանել:

Freight ֆրէյթ գ. Բեռն նաւու. վարձ բեռանց նաւու:

To Freight, բ, ն. Լնուլ, բառնալ 'ի վերայ, ծանրաբեռնել:

Fréighter ֆրէ՛յթըր գ. Որ բառնայ բեռինս 'ի նաւն, որ 'ի վարձու ունի զնաւ:

Fren ֆրէն գ. Օտար, օտարական:

French chalck ֆրէ՛նչ չօք գ. Փռանկ կաւ (ազգ կաւոյ):

To Frénchify ֆրէ՛նչիֆայ բ, ն. Վարակել գաղղիական սխալիւ. փռանկացուցանել:

Frenétic ֆրէնէ՛թիք ած. Մոլի, խելացնոր, մտաթափ:

Frénzy ֆրէ՛նզի գ. Մոլեգնութիւն, մտաթափութիւն, խելացնորութիւն:

Fréquence ֆրի՛քուէնս գ. Յաճախութիւն, խուռն բազմութիւն, ամբոխ:

Fréquency ֆրի՛քուէնսի գ. Յաճախութիւն, յոլովութիւն, խուռն ամբոխ, բազմութիւն ժողովրդեան:

Fréquent ֆրի՛քուէնթ ած. Յաճախ, ընտել, հանապազորդ. սովորական, յաճախեալ. խուռն, բազում, լի:

To Fréquent, բ, ն. Յաճախել, հանապազորդել, ստէպ երթալ կամ յայց ելանել:

Frequéntable ֆրիքուէ՛նթէպըլ ած. Ընդ որում մարթ է յաճախ կենակից կամ խօսակից լինել, հեզահամբոյր:

Frequéntative ֆրիքուէ՛նթէթիվ ած. Յաճախական:

Frequénter ֆրիքուէ՛նթըր գ. Որ յաճախէ կամ ստէպ գնայ ուրեք:

Fréquently ֆրի՛քուէնթլի մ. Յաճախակի, ստէպ, բազում անգամ:

Frésco ֆրէ՛սքօ գ. Զովութիւն, օդ զովագին. սամուկ կամ նուրբ նկար:

Fresh ֆրէշ ած. Զովագին, զովարար, հով, ցուրտ. քաղցր, ականակիտ. նոր, նորոգ. դալար, թարմ. անխոնջ, անաշխատ. առոյգ, ժիր, կորովի. սաստիկ, ուժգին. անսուաղ. անաղի:

Fresh, գ. Ջուր քաղցր կամ ականակիտ, վտակ:

To Fréshen ֆրէ՛շըն բ, ն. Նորոգել, զովացուցանել. հանել զաղն, բառնալ զաղութիւնն:

To Fréshen, բ, չ. Նորոգիլ, զովանալ. քաղցրանալ:

Fréshet ֆրէ՛շէթ գ. Ուղխ, հեղեղատ հոսանք ջուրց, լիճ:

Fréshly ֆրէ՛շլի մ. Զովագին. դեռ նորոգ, այժմ, վերստին. զուարթագին, քաջառողջ:

Fréshness ֆրէ՛շնէս գ. Դալարութիւն, թարմութիւն. նորոգութիւն. առոյգութիւն, ժրութիւն. անխոնջութիւն. զովութիւն, հովութիւն. քաղցրութիւն:

Fret ֆրէթ գ. Նեղուց կամ կիրճ ծովու. պղպջակ, փրփուր. եռանդն. կանոն

երաժշտական նուագաց. քանդակ, դըրուագ. խառնուրդ, աղմուկ. բարկութիւն, ցասումն:

To Fret, բ, ն. Շարժել, յուզել, խառնեցուցանել. մաշել, ուտել, քերել, բառնալ. քանդակել, դրուագել. այլայլել, խայտախարիւ կամ երփն երփն գործել. զայրացուցանել, նեղել, գրգռել:

To Fret, բ, չ. Ամբոխիլ, յուզիլ, ծփիլ. եռալ, բորբոքիլ. մաշիլ, քերիլ, ծախիլ. զայրանալ, բռնիլ 'ի բարկութիւն, նեղիլ, վշտանալ:

Frétful ֆրէ́թֆուլ ած. Բարկացայտ, խռժոռ, ցասուցեալ:

Frétfully ֆրէ́թֆուլլի մ. Ցասմնալի:

Frétfulness ֆրէ́թֆուլնէս գ. Ցասումն, սրտմտութիւն, զայրոյթ:

Frétty ֆրէ́թթի ած. Քանդակեալ, դրուագեալ, դրօշեալ:

Friabílity ֆրայաբի́լիթի գ. Դիւրափշրութիւն:

Fríable ֆրա́յաբլ ած. Փշրելի, դիւրափշրելի, դիւրափխուր:

Fríar ֆրա́յըր գ. Աբեղայ, կրօնաւոր եղբայր:

Fríarlike ֆրա́յըրլայք ած. Աբեղայակերպ:

Fríarly ֆրա́յըրլի ած. Աբեղայական:

Fríarscowl ֆրա́յըրզքաուլ գ. Բոյս ինչ:

Fríary ֆրա́յըրի գ. Վանք, միաբանութիւն եղբարց:

Fríary, ած. Աբեղայակերպ:

To Fríbble ֆրի́բբըլ բ, չ. Խաղալ, ժամավաճառ լինել 'ի մնոտիս:

Fríbbler ֆրի́բբլըր գ. Ժամավաճառ 'ի մնոտիս, մնոտախնդիր:

Fricassée ֆրիքասսի́ գ. Կերակուր ինչ:

Fricátion ֆրայքէ́յշըն գ. Շփումն:

Fríction ֆրի́քշըն գ. Շփումն:

Fríday ֆրա́յտի գ. Ուրբաթ: Good–, աւագ ուրբաթ:

Friend ֆրէնտ գ. Բարեկամ, մտերիմ. ընկեր. նպաստաւոր, ձեռնտու:

To Friend, բ, ն. Բարեկամանալ, վարիլ բարեկամութեամբ, շնորհս առնել, ձեռնտու լինել:

Fríendless ֆրէ́նտլէս ած. Անբարեկամ, լքեալ, անօգնական:

Fríendliness ֆրէ́նտլինէս գ. Բարեսիրութիւն, մարդասիրութիւն, մտերմութիւն:

Fríendly ֆրէ́նտլի ած. Բարեկամական, սերտ, մտերիմ. բարերար, մարդասէր, բարեհամբոյր, միակամ:

Fríendly, մ. Բարեկամաբար, սիրով, մարդասիրաբար:

Fríendship ֆրէ́նտշիփ գ. Բարեկամութիւն, մտերմութիւն. շնորհք, սէր, քաղցրութիւն, մարդասիրութիւն. նպաստ, ձեռնտուութիւն. միաբանութիւն, յարմարութիւն:

Frieze ֆրիզ գ. Ազգ ինչ խոշոր չուխայի, ասրայ:

Frieze կամ Frize ֆրիզ գ. Զարդ ինչ ճարտարապետական:

Frígate ֆրի́կէթ գ. Նաւ կրկնայարկ:

Frigefáction ֆրիճէֆէ́քշըն գ. Ցրտացուցումն:

Fright ֆրայթ գ. Ահ, երկիւղ, սոսկումն:

To Fright, fríghten ֆրա́յթն բ, ն. Երկեցուցանել, պակուցանել, երկեղուկս արկանել:

Fríghtful ֆրա́յթֆուլ ած. Երկիւղալից, ահեղ, սոսկալի, զարհուրելի:

Fríghtfully ֆրա́յթֆուլլի մ. Ահեղաբար, ահագին:

Fríghtfulness ֆրա́յթֆուլնէս գ. Ահեղութիւն, ահաւորութիւն:

Frígid ֆրի́ճիտ ած. Ցուրտ, ցրտագին. մարմնազեղծ, անկարող. ցամաք. անզօր, անոճ:

Frigídity ֆրիճի́տիթի գ. Ցրտութիւն. ցամաքութիւն. մարմնազեղծութիւն, անկարութիւն:

Frígidly ֆրի́ճիտլի մ. Ցրտութեամբ, հեղգաբար:

Frígidness ֆրի́ճիտնէս գ. Ցրտութիւն, հեղգութիւն:

Frigorífic ֆրիկօրի́ֆիք ած. Ցրտաբեր, ցրտագին, ցրտացուցիչ:

To Frill ֆրիլ բ, չ. Դողալ, սարսիլ:

Fringe ֆրինճ գ. Ծոպ, վերջք, զարդարանք:

To Fringe, բ, ն. Զարդարել ծոպիւք կամ վերջիւք, 'ի վերջաւորս զարդարել:

Frípper, Frípperer ֆրի́փըր, ֆրի́փըրըր գ. Հնավաճառ, հնավաճառ:

Fríppery ֆրի́փըրի գ. Վաճառատեղի հնոտեաց. հնոտիք:

Fríseur ֆրի́զըր գ. Յարդարիչ հերաց, վարսաւիրայ:

Frisk ֆրիսք գ. Ոստումն, կայթ:

To Frisk, բ, չ. Ոստնուլ, ոստոստել, կայտառել, խայտալ, կայթել. կայթս հարկանել:

Frísker ֆրի́սքըր գ. Որ ոստոստէ կամ կայթս հարկանէ. յողդողդ:

FRískiness ֆրի́սքինէս գ. Խնդութիւն, խայտանք:

Frísky ֆրի́սքի ած. Խնդալից, խայտալից:

Frit ֆրիթ գ. Մոխիր կամ աղ եփեալ ընդ աւազոյ (ըստ քիմիականաց):

Frith ֆրիթհ գ. Նեղուց ծովու. ցանց ինչ ձկնորսաց:

Frítillary ֆրիթիլլէրի գ. Բոյս մը:

Frítinancy ֆրիթինէնսի գ. Կանչիւն, ձայն:

Frítter ֆրիթթըր գ. Տապակածոյ հատեայք. հատուած, կտոր, մասն, պատառ. քաքար մը:

To Frítter, բ, ն. Մանր հատանել ըղ-հատանս առ 'ի տապակել. հատանել 'ի մասունս:

Frívolous ֆրիվըլըս ած. Չնչին, սնոտի, ունայն, տկար, թեթեւ, վայրապար, անհիմն, տարապարտ:

Frívolously ֆրիվըլըսլի մ. Յունայնս, վայրապար, 'ի նանիր:

Frívolousness ֆրիվըլըսնէս գ. Փանաքութիւն, թեթեւութիւն, տկարութիւն:

To Frízle ֆրայզըլ բ, ն. Խոպոպել զհերս, գանգրել զվարսս:

Frízler ֆրայզլըր գ. Որ խոպոպէ կամ գանգրէ զհերս:

Fro ֆրօ մ. Յետս, յետոյ, զկնի: Կարի ընդ բառիս to, այսպէս. to and fro, յառաջ և զկնի, աստ և անդ, ցիր և ցան:

Frock ֆրօք գ. Զորձ, զգեստ, արկանելիք:

Frog ֆրօկ գ. Գորտ. մասն սրունից ձիոյ՝ յոր արկանեն զոտնակապն:

Frógbit ֆրօկպիթ գ. Խոտ մը:

Frógfish ֆրօկֆիշ գ. Ձուկն մը:

Fróggrass ֆրօկկրէս գ. Խոտ մը:

Frólic ֆրօլիք ած. Ուրախ, զուարթ, խնդալից, խայտալից:

Frólic, գ. Խայտանք, կայթ, խնդամտութիւն:

To Frólic, բ, չ. Խայտալ, խնդամտիլ, կայթել, ոստոստել:

Frólicly ֆրօլիքլի մ. Խայտանօք, խնդամտութեամբ, զուարթագին:

Frólicsome ֆրօլիքսըմ ած. Խայտալից, խնդալից:

Frólicsomely ֆրօլիքսըմլի մ. Խնդամտաբար, խնդալից:

Frólicsomeness ֆրօլիքսըմնէս գ. Խայտանք, զուարթամտութիւն, խնդալից ուրախութիւն:

From ֆրօմ նխ. Ի, 'յ, առ 'ի, յերեսաց. վասն, սակս, 'ի պատճառս. հետք 'ի. անդստին 'ի, հետէ. ընդդէմ, հակառակ: From above, 'ի վերուստ, 'ի բարձանց: From afar, 'ի հեռուստ: From beneath, 'ի ներքուստ: From behind, 'ի յետուստ, 'ի թիկանց, 'ի կողմանէ, զկնի: From far, 'ի հեռուստ, 'ի հեռաստանէ: From high, 'ի բարձանց: From thence, անդուստ, անտի: From whence? ուստի՞, յորմէ՞: From where? ուստի՞, յորմէ՞, ո՞ւստ ուստեք: From without,-abroad, արտաքուստ, արտաքոյ: From amidst, 'ի միջոյ: From beyond, յայնկոյս, յայնմ կողմանէ: From among, 'ի միջոյ: From forth, 'ի, 'ի միջոյ: From off, 'ի, առ 'ի, 'ի միջոյ: From out, արտաքոյ, 'ի, 'ի միջոյ: From out of, արտաքոյ, 'ի, 'ի միջոյ: From under, 'ի ներքուստ: From within, 'ի ներքուստ, 'ի միջոյ:

Frómward ֆրօմուըրդ նխ. Յետս, յետս կոյս, ընդ կրունկն:

Frondíferous ֆրօնտիֆէրըս ած. Տերեւաբեր, սաղարթաբեր:

Front ֆրընթ գ. Ճակատ, երես, դէմք. ճակատ, առաջակողմն, առաջ: Front to front, ճակատ առ ճակատ, դէմ յանդիման:

To Front, բ, ն. Ընդ առաջ ելանել, պատահել, 'ի դիմի հարկանել. կալ դէմ յանդիման, հայել 'ի հանդիպոյ:

To Front, բ, չ. Ճակատիլ, կալ 'ի հանդիպոյ:

Fróntal ֆրօնթէլ գ. Ապեղանիք 'ի պէտս ճակատու:

Fróntated ֆրօնթէթէտ ած. Ճակատաւոր (տերեւ ծաղկանց):

Fróntbox ֆրընթպօքս գ. Հայեցարան թատրոնի յառաջակողմն:

Frónted ֆրընթէտ ած. Ճակատաւոր, որ ունի զճակատ:

Fróntier ֆրօնթիր գ. Սահմանագլուխ, սահմանք:

Fróntier, ած. Սահմանագլուխ, վերջին:

Fróntispiece, Frontón ֆրօնթիսփիս, ֆրօնթօն գ. Ճակատ (շինուածոց կամ գրոց):

Fróntless ֆրընթլէս ած. Անամօթ, լիրբ, ժպիրհ, յանդուգն:

Fróntlet ֆրօնթլէթ գ. Ապարօշ, պահպանակ ճակատու:

Fróntroom ֆրընթրում գ. Սենեակք 'ի ճակատու տան:

Frorne ֆրօրն ած. Սառուցեալ, սառնապատ: [պատ:

Fróry ֆրօրի ած. Սառուցեալ, սառնա-

Frost ֆրօսթ գ. Սառն, սառոյց, պաղ, սառնամանիք. եղեամն:

Fróstbitten ֆրօսթպիթն ած. Հարեալ 'ի սառամանեաց կամ եղեմնահար:

Frósted ֆրօսթէտ ած. Նման սառամանեաց կամ եղեման:

Fróstily ֆրօսթիլի մ. Անհնարին ցրտութեամբ. իբրեւ զսառն կամ զսառնամանիս:

Fróstiness ֆրօսթինէս գ. Ցրտութիւն սառնամանեաց:

Fróstnail ֆրօսթնէյլ գ. Բեւեռ պայտի ձիոյ սակս սառնամանեաց:

Fróstwork ֆրօսթուըրք գ. Գործած սառնատեսակ:

Frósty ֆրօսթի ած. Ցրտասառոյց, սառ-

ամաննայ. կարի խիտ ցրտացեալ. ծաղկեալ ալեօք, ալխատակահեր:

Froth ֆրօթհ գ. Փրփուր. ընդունայն կամ սնոտի երևոյթ, թեթև կամ կակուղ ինչ:

To Froth, բ, չ. Փրփրել, փրփրալ. փրփուր արձակել: [վայրապար:

Fróthily ֆրօթհիլի մ. Փրփրով. 'ի նանիր,

Fróthy ֆրօթհի ած. Փրփրալից. թեթև, կակուղ, փափուկ. ընդունայն, սնոտի, սնավաստակ, ժամավաճառ:

Fróunce ֆրաունս գ. Ախտ ինչ բազէից:

To Frounce, բ, ն. Գանգրել կամ խոպոպել զհերս:

Fróuzy ֆրաուզի ած. Ապականեալ, հոտեալ, նեխեալ. մթին, տխուր:

Fróward ֆրօուըրտ ած. Դեգ, դժուարաբարոյ, դժպհի, խեռ, դաժան:

Frówardly ֆրօուըրտլի մ. Խեռութբ, ստահակութեամբ, ժպրհութբ, խոժոռ:

Frówardness ֆրօուըրտնէս գ. Խեռութի, ստահակութիւն, ժպրհութիւն:

Frówer ֆրօուըր գ. Գործի ինչ 'ի պէտս ձեղքելոյ կամ պատառելոյ:

Frown ֆրաուն գ. Կնճիռն դիմաց, խոժոռ հայեցուած, խէթ:

To Frown, բ, ն. Կնճռել զճակատն, ընդ ակամբ նայել, դժգմիլ:

Frówningly ֆրաունինկլի մ. Խստիւ, ընդ ակամբ, զայրագին, խոժոռ, խեթիւ:

Frózen ֆրօզըն ած. Սառուցեալ, սառնապատ. ցրտատարոյց, ցրտագին:

Fructíferous ֆրըքթիֆէրըս ած. Պտղաբեր, պտղալից, բերրի:

Fructificátion ֆրըքթիֆիքէշըն գ. Պտղաբերութիւն, արդասաւորութիւն:

To Frúctify ֆրըքթիֆայ բ, ն. Պտղաբեր առնել, արդասաւոր գործել:

To Frúctify, բ, չ. Պտղաբերել, պտղաբեր լինել, առնել կամ բերել զպտուղ:

Frúctuous ֆրըքչուըս ած. Պտղաբեր, պտղաւէտ, բերրի, յուռթի:

Frúgal ֆրիուկըլ ած. Սակաւապէտ, չափաւոր, ճիշդ:

Frúgally ֆրիուկըլլի մ. Սակաւապիտութեամբ, չափով, ճշդիւ:

Frugálity ֆրիուկէլիթի գ. Սակաւապիտութիւն, չափաւորութի, ժուժկալութի:

Frugíferous ֆրիուճիֆէրըս ած. Արդիւնաբեր, պտղաբեր:

Fruit ֆրուտ գ. Պտուղ, միրգ. բերք, արմտիք. ծնունդք, զաւակ, պտուղ որովայնի. արդիւնք, արդասիք, արարք. շահ, օգուտ. եկամուտք, մուտք:

Frúitage ֆրուտէճ գ. Բազմութիւն մրգոց, զանազան պտուղք:

Frúitbearer ֆրուտպէրըր գ. Պտղաբեր ծառ:

Frúitbearing ֆրուտպէրինկ ած. Պտղաբեր, որ ունի զպտուղ:

Frúiterer ֆրուտէրըր գ. Պտղավաճառ, մրգավաճառ:

Frúitery ֆրուտէրի գ. Պտուղք, բազմութիւն պտղոց. պտղատուն, շտեմարան պտղոց, մրգանոց:

Frúitful ֆրուտֆուլ ած. Պտղաւէտ, պտղաբեր, բերրի. զուարճացեալ պտղովք. բազմածնունդ, բեղնաւոր. առատ, բազմազեղուն:

Frúitfully ֆրուտֆուլլի մ. Բազմածնունդ բեղնաւորութեամբ. լիուլի, բազմառատ:

Frúitfulness ֆրուտֆուլնէս գ. Պտղաւէտութիւն, քաջաբերութիւն, արդասաւորութիւն. բազմածնութիւն, բեղնաւորութիւն. առատութիւն, բազմազեղ լիութի:

Frúitgroves ֆրուտկրօվզ գ. Հովանի կամ բազմութիւն պտղաբեր ծառոց:

Fruítion ֆրիուիշըն գ. Վայելումն, վայելք, զմայլումն: [որ վայելէ:

Frúitive ֆրիուիթիվ ած. Զմայլողական,

Frúitless ֆրուտլէս ած. Անպտուղ, անարդիւն, սին. անծնունդ, ամուլ. սնոտի, ընդունայն:

Frúitlessly ֆրուտլէսլի մ. Յանօգուտ, վայրապար, 'ի զուր: [ղոց:

Frúit-time ֆրուտ-թայմ գ. Եղանակ պտ-

Frúit-tree ֆրուտ-թրի գ. Տունկ պտղաբեր:

Frumentácious ֆրիումէնթէշըս ած. Ի ցորենոյ կամ յարմտեայ:

Fruménty ֆրիումէնթի գ. Կերակուր 'ի ցորենոյ եփելոյ կաթամբ:

To Frump ֆրըմփ բ, ն. Ծաղր առնել, այպանել, կատակել:

Frush ֆրըշ գ. Մատաղ եղջիւր:

To Frush, բ, ն. Ջախջախել, մանրել, խորտակել:

Frustráneous ֆրըսթրէնիըս ած. Վայրապար, սնոտի, վարկպարազի:

Frústrate ֆրըսթրէյթ ած. Ընդունայն, սնոտի, վայրապար. 'ի դերև ելեալ, պարտեալ, վրիպեալ, ձեռնունայն:

To Frústrate, բ, ն. Ի դերև հանել, նանրացուցանել, պատրել, ծաղր առնել. ջնջել, եղծանել, ապախտ առնել, խափանել:

Frustrátion ֆրըսթրէշըն գ. Խաբք, պատրանք, վրիպումն, զրկումն:

Frústrative ֆրըսթրէթիվ ած. Պատրողական, պատիր, սնոտի:

Frústratory ֆրըսթրէթըրի ած. Որ 'ի դերև հանէ, նանրացուցիչ:

Frústum ֆրըսթըմ գ. Հատուած, մասն, կտոր:

Fry ֆրայ գ. Ճխուռն ձկանց ընդ քարինս յարկանել երևանց զձուս. կուտակութիւն մանրիկ ձկանց. բազմութիւն, ժողով, կուտակութիւն:

Fry, գ. Մաղ ինչ կամ խարբալ:

Fry, գ. Տապակք, տապակածք:

To Fry, բ, ն. Տապակել, խորովել:

To Fry, բ, չ. Տապակիլ, խորովիլ. ջերմանալ, ջեռանիլ. եռալ, պղպջալ:

Fry'ingpan ֆրայինկփէն գ. Տապակ:

Fub ֆըպ գ. Մանուկ գիրապարար:

To Fub, բ, ն. Խաղ առնել, ժամանակաձգու լինել, յամեցուցանել, պատրել, յերկարաձգել:

Fúcated ֆիուքէյթէտ ած. Սնգուրեալ, գունակեալ. սնոտապաճոյճ, կեղծ, սնթևեթեալ:

Fúcus ֆիուքըս գ. Սնգոյր, սպիտակ:

To Fúddle ֆըտլ բ, ն. Արբեցուցանել:

To Fúddle, բ, չ. Արբենալ, գինեհարիլ:

Fúel ֆիուէլ գ. Նիւթ կամ ճարակ հրոյ:

To Fúel, բ, ն. Արծարծել զհուր, բորբոքել, արկանել նիւթ 'ի հուր, ջեռուցանել զհուր:

Fuéillemorte ֆիուէյլմօրթ գ. Գոյն թառամեալ տերևոյ:

Fugácious ֆիուկէշըս ած. Ցնդական:

Fugáciousness ֆիուկէշըսնէս գ. Ցնդականութիւն:

Fugácity ֆիուկէսիթի գ. Ցնդականութիւն. անցաւորութիւն, անհաստատութիւն:

Fugh ֆիու մջ. Վա՜չ, ո՜հ:

Fúgitive ֆիուճիթիվ ած. Փախչող, վաղանցիկ. անկայուն, անհաստատ. ցնդական. փախստական, գնացական. թափառական, վտարանդի. յանցաւոր:

Fúgitive, գ. Փախստեայ, փախստական, գաղթական, վտարանդի, փախչող:

Fúgitiveness ֆիուճիթիվնէս գ. Փախըստականութիւն. ցնդականութիւն. անըստուգութիւն, անհաստատութիւն:

Fugue ֆիուկ գ. Փախուստ (ըստ երաժշտաց):

Fúlciment ֆըլսիմէնթ գ. Նեցուկ, յենարան, հաստարան:

To Fulfíl ֆուլֆիլ բ, ն. Լնուլ, կատարել, հաստատել, 'ի գործ դնել:

Fulfráught ֆուլֆրօթ ած. Լի, զեղուն, առաւելեալ:

Fúlgency ֆըլճէնսի գ. Փայլիւն, շողիւն, նշոյլ, պայծառութիւն:

Fúlgent ֆըլճէնթ ած. Փայլուն, ճառագայթարձակ, նշուլագեղ:

Fúlgid ֆըլճիտ ած. Փայլուն, շողշողուն, լուսանշոյլ, պայծառ:

Fulgídity, Fúlgour ֆըլճիտիթի, ֆըլկըր գ. Փայլիւն, շողշողիւն, նշոյլ, պայծառութիւն, ճաճանչ, ճառագայթ, շողիւն:

Fulgurátion ֆըլկիուրէշըն գ. Փայլումն, փայլատակումն:

Fúlham ֆուլհէմ գ. Սուտ քուէայք:

Fulíginous ֆիուլիճինըս ած. Մրճոտեալ:

Fúlimart ֆըլիմարթ գ. Աղտ աքիս:

Full ֆուլ ած. Լի, լցեալ. զեղուն, առատ. գէր. յաղ. մեծ, լայն, ընդարձակ, ճոխ. լրացեալ, բովանդակ, ամբողջ. չափահաս. լի աւուրբք, ծերացեալ. հասուն, խոհական. վերջին (կէտ). հասեալ, աւարտեալ. լիակատար, բացարձակ. լրացեալ կամ լուսապատար (լուսին). քաջ, բարձր, զօրաւոր:

Full, գ. Լրութիւն, լրումն. կատար, բարձրութիւն. չափ կատարեալ, լիութի. բովանդակութիւն. յագումն, յագուրդ. լրումն (լուսնի):

Full, մ. Լիով, լիուլի. ողջոյն, բովանդակ. անթերի. ամենևին, բոլորովին. քաջ, տիրապէս. ճշտակի, կշռակի:

To Full, բ, ն. Թափել կամ սպիտակացուցանել (զկտաւս կամ զչուխայս):

Fúll-blown ֆուլպլօն ած. Լայնատարած, համափիւռ. քաջ կամ ողջոյն ուռուցեալ, առագաստալից:

Full-bóttomed ֆուլպօթթըմտ ած. Լայնայատակ, լայնանիստ, քաջախոր:

Full-eáred ֆուլիրտ ած. Քաջագլուխ կամ հասկաթուռ (ցորեան):

Full-ey'ed ֆուլայտ ած. Մեծակն, լայնաչեայ:

Fúll-fed ֆուլֆէտ ած. Գիրապարար:

Full-láden ֆուլլէյտըն ած. Լի (պըղովք):

Fúll-spread ֆուլսփրէտ) ած. Լայնատարած. առագաստալից:

Full-súmmed ֆուլսըմտ ած. Գերակատար, անթերի:

Fúllage ֆուլլէյճ գ. Վարձ թափչի:

Fúller ֆուլլըր գ. Թափիչ:

Fúllers earth ֆուլլըրզ էրթհ գ. Կաւ 'ի պէտս չուխայի, կաւ թափչի:

Fúllers thistle կամ weed ֆուլլըրզ թհիսըլ կամ ուիտ գ. Փուշ թափչի, որով գզեն չուխայս կամ զասուխս:

Fúllery ֆուլլըրի գ. Գործատուն թափչի:

Fúllingmill ֆուլլինկմիլ գ. Աղօրիք թափչի (մեքենայ 'ի թափել զասուխս կամ զչուխայս):

Fúlly ֆուլլի մ. Լիով. լիուլի. բոլորովին, գլխովին:

Fúlminant ֆըլմինէնթ ած. Ճանթաձիգ. կայծակնացայտ:

To Fúlminate ֆըլմինէյթ բ, չ. Ճանթս ար-

ձայնել, չանթաձիգ լինել. որոտալ. նզովս արձակել: [պայթել:

To Fúlminate, բ, ն. Նզովել, դատապարտել:

Fulminátion ֆըլմինէյշըն գ. Կայծակնահարութիւն. նզովք, դատապարտութիւն, որոտումն պայթանակաց:

Fúlminatory ֆըլմինէթըրի ած. Շանթընկէց, կայծակնացայտ, որոտընդոստ, աշխարհասաստ:

Fúlness ֆուլնէս գ. Լիութիւն, պարարտութիւն, առատութիւն. լրութիւն, բովանդակութիւն. յղփութիւն, յագուրդ. ձոխութիւն, մեծութիւն. խռովութիւն սրտի. լայնութիւն, ընդարձակութիւն. ուժգնութիւն ձայնի:

Fúlsome ֆըլսըմ ած. Տաղտկալի, զզուելի. գարշահոտ. զազիր, անպարկեշտ:

Fúlsomely ֆըլսըմլի մ. Զզուանօք, գարշութեամբ, անպարկեշտաբար. կարի լինի, յանչափս:

Fúlsomeness ֆըլսըմնէս գ. Տաղտկութիւն, յափրութիւն, զզուանք. գարշահոտութիւն. զազրութիւն, պղծութիւն:

Fumáde ֆիումէյտ գ. Ձուկն չորացուցեալ 'ի ծխի:

Fúmage ֆիումէյճ գ. Ծախք կամ տուրք կրակարանի:

Fúmatory, Fúmiter ֆիումէթըրի, ֆիումիթըր գ. Անձխոտ (բոյս):

To Fúmble ֆըմպըլ բ, չ. Շօշափել յանզգոյշ, ապականել անզգոյշ շօշափմամբ. խարխափել. թոթովել. խաղալ, աշխատ լինել վայրապար:

To Fúmble, բ, ն. Աղճատել, խառնակել, խառնափնդոր կապել:

Fúmbler ֆըմպլըր գ. Աղճատիչ, անզգոյշ:

Fúmblingly ֆըմպլինկլի մ. Աղճատմամբ, խառնափնդոր, յանզգուշս:

Fume ֆիում գ. Ծուխ. քուրումն, գոլորշիք, շոգի. զօրութիւն կամ ազդուութիւն գինեաց. վերածխութիւնք կամ գոլորշիք ստամոքայ. բարկութիւն, զայրոյթ. հպարտութիւն, փքացումն. ունայնք, ոչինչք. ընդունայն խորհուրդք:

To Fume, բ, չ. Ծխել, ծուխ արձակել. պատաշնչել. լուծանիլ 'ի շոգի, ցնդիլ. կատաղիլ, սրդողիլ:

To Fume, բ, ն. Ծխոտել, կախել կամ չորացուցանել 'ի ծուխ. ծխել, բուրել. շնչել, պատաշնչել. ցնդել:

Fumétte ֆիումէթ գ. Հոտ (մսոյ) կամ գարշահոտութիւն կերակրոյ:

Fúmid ֆիումիտ ած. Ծխալից, շոգխալից:

Fumídity ֆիումիտիթի գ. Ծխաւորութի:

To Fúmigate ֆիումիկէյթ բ, ն. Ծխել. ծխոտել:

Fumigátion ֆիումիկէյշըն գ. Ծխումն, ծուխ:

Fúmingly ֆիումինկլի մ. Զայրացմն, ծուխ արձակելով ընդ անդուն:

Fúmous *կամ* Fúmy ֆիումըս, ֆիումի ած. Ծխոտ, ծխալի, որ արձակէ ծուխ:

Fun ֆըն գ. Խաղ, կատակ, խեղկատակութիւն:

Fúnction ֆընքշըն գ. Պաշտօնատարութիւն, գործառնութիւն. հանդէս. կատարումն գործոյ կամ պաշտաման. կենդանական կամ կենսական գործաւորութիւն:

Fund ֆընտ գ. Գլուխ եկամտից, կալուածք, ստացուածք. գլուխ դրամոց, դրամատեղի:

Fúndament ֆընտէմէնթ գ. Երաստան, յետոյք:

Fundaméntal ֆընտէմէնթէլ ած. Հիմնական, գլխաւոր, առաջին:

Fundaméntal, գ. Գլխաւոր մասունք, առաջին սկզբունք:

Fundaméntally ֆընտէմէնթէլլի մ. Հիմնաբար, սկզբնաբար:

Fúneral ֆիունէրէլ գ. Յուղարկաւորութիւն, պաշտօն կամ հանդէս թաղման. թաղումն:

Fúneral, ած. Յուղարկաւորութեան, թաղման. գերեզմանական, դամբանական կամ արձանական (ձառ):

Fúnereal ֆիունիրիէլ ած. Յուղարկաւորութեան, սգոյ, սգալի:

Fungósity ֆընկօսիթի գ. Աւելորդ միս աճեցեալ ռնկանման:

Fúngous ֆընկըս ած. Սնկային, սնկանման, սնգայլին:

Fúngus ֆընկըս գ. Սունկ (սնկանման աճեցեալ միս կամ նիւթ):

Fúnicle ֆիունիքըլ գ. Առասան, լար, պարան փոքր:

Funícular ֆիունիքիուլէր ած. Հիւսեալ 'ի լարից կամ 'ի պարանոց:

Funk ֆընք գ. Հոտ գարշութեան, գարշահոտութիւն:

Fúnnel ֆըննէլ գ. Ձագառ. խողովակ, անցք:

Fur ֆըր գ. Մուշտակ. մորթ. մազ. խոնաւ հիւթ:

To Fur, բ, ն. Պատել մուշտակաւ կամ մորթով 'ի ներքոյ. պատել կակուղ ինչ նիւթով:

Fur-wrought ֆըր-րօթ ած. Յօրինեալ 'ի մուշտակէ կամ 'ի մորթոյ:

Furácious ֆիուրէյշըս ած. Գողամիտ, գողաբարոյ:

Furácity ֆիուրէսիթի գ. Գողամտութի, սովորութիւն գողանալոյ:

Fúrbelow ֆը́րպիլօ գ. Ծոպք զգեստուց կանանց:

To Fúrbelow, բ, ն. Ծոպեօք զարդարել, զարդարել, պաճուճել:

To Fúrbish ֆը́րպիշ բ, ն. Մաքրել, սրբել, փայլեցուցանել, յղկել:

Fúrbisher ֆը́րպիշըր գ. Մաքրիչ, սրբիչ, փայլեցուցիչ, յղկիչ:

Furcátion ֆըրքէ́յշըն գ. Երկճղութիւն, բաժանումն: [մաց:

Fúrfur ֆը́րֆըր գ. Թեփ 'ի վերայ մար-

Furfuráceous ֆըրֆըրէ́յշըս ած. Թեփաւոր, թեփուտ:

Fúrious ֆիու́րիըս ած. Կատաղի, մոլեգին, զայրագին, դիւագին. մոլի, յիմար. բուռն, ուժգին, անհնարին: [րագին:

Fúriously ֆիու́րիըսլի մ. Մոլեգին, զայ-

Fúriousness ֆիու́րիըսնէս գ. Կատաղութիւն, մոլեգնութիւն, զայրոյթ:

To Furl ֆըրլ բ, ն. Ամփոփել կամ իջուցանել զառագաստ:

Fúrlong ֆը́րլօնկ գ. Ասպարէզ, վտաւան (ութերորդ մասն մղոնի):

Fúrlough ֆը́րլօ գ. Արձակուրդ զօրականի առ ժամանակ մի:

Fúrmenty ֆը́րմընթի գ. Ցորեան եփեալ ընդ կաթին:

Fúrnace ֆը́րնիս գ. Փուռն, հնոց. հալոց, բովք, քուրայ:

To Fúrnace, բ, ն. Կայծակունս արձակել իբրև 'ի հնոցէ:

To Fúrnish ֆը́րնիշ բ, ն. Հանդերձել, հոգալ, լնուլ. տալ, ընծայել. յարդարել, յօրինել:

Fúrnisher ֆը́րնիշըր գ. Հանդերձիչ, կազմիչ, յօրինիչ:

Fúrniture ֆը́րնիչիուր գ. Կահ, կարասիք, հանդերձանք, կազմած, զարդ, շուք:

Fúrrier ֆը́րիըր գ. Մուշտակագործ, մուշտակավաճառ:

Fúrrow ֆը́րրօ գ. Ակօս. փոս, խորշ:

To Fúrrow, բ, ն. Ակօսաբեկ կամ արօրադիր առնել, ակօսել. բանալ ակօսաձև. հատանել, հերձուլ կամ ճեղքել (նաւուց զծով):

Fúrrow-weed ֆը́րրօ-ուիտ գ. Խոտ բուսեալ յակօսաբեկ երկիր:

Fúrry ֆը́րրի ած. Մուշտակազգեստ. մուշտակային:

Fúrther ֆը́րդհըր ած. Հեռագոյն, հեռագոյն ևս. ևս, այլ ևս, նորոգ, վերստին. յայնկոյս. վերջին, անդր քան:

Fúrther, մ. Հեռագոյն ևս, այլ ևս, անդր ևս, և ևս յառաջ:

To Fúrther, բ, ն. Յառաջ վարել, յառաջադէմ ընծայել, օգնել, ձեռնտու լինել:

Fúrtherance ֆը́րդհըրէնս գ. Յառաջադիմութիւն, յառաջատուութիւն, օգուտ. օգնութիւն, նպաստ:

Fúrtherer ֆը́րդհըրըր գ. Յառաջացուցիչ, զարգացուցիչ, պաշտպան, ձեռնտու:

Fúrthermore ֆը́րդհըրմօր մ. Եւս, և ևս, այլ ևս, դարձեալ:

Fúrtive ֆը́րթիվ ած. Գողունի, գաղտնի, գաղտնածածուկ:

Fúruncle ֆիու́րընքլ գ. Եղունդն, պալար, խաղուարտ:

Fúry ֆիու́րի գ. Կատաղութիւն, մոլեգնութիւն, զայրոյթ, յիմարութիւն. ուժգնութիւն, բռնութիւն. կատաղի դժոխոց. կին չար կամ դիւագին:

Furze ֆըրզ գ. Բոյս ինչ:

Fuscátion ֆըսքէ́յշըն գ. Մթութիւն, մթագնութիւն. նսեմութիւն:

To Fuse ֆիուզ բ, ն. Հալել, ձուլել, լուծանել:

To Fuse, բ, չ. Հալիլ, լուծանիլ:

Fúsee ֆիու́զի գ. Ճախարակ կամ գլան լարի ժամացուցին. հրացան փոքրիկ. հետք (կենդանեաց):

Fusibílity ֆիուզիպի́լիթի գ. Լուծականութիւն:

Fúsible ֆիու́զիպլ ած. Ձուլելի, լուծանելի, հալելի, ձուլածոյ:

Fúsil ֆիու́զիլ ած. Հալելի, լուծանելի, լուծական. ձուլելի, ձուլածոյ:

Fúsil ֆիու́զի գ. Հրացան. ձև ինչ կընքաբանական:

Fusilíer ֆիուզիլի́ր գ. Զինուոր հրացանակիր:

Fúsion ֆիու́ժըն գ. Հալումն, հալք, լուծումն, ձուլումն, ձոյլ:

Fuss ֆըս գ. Աղմուկ, խռովութիւն:

Fust ֆըսթ գ. Բուն սեան. հոտ բորբոսի:

To Fust, բ, չ. Բորբոսիլ, ունել հոտ բորբոսի:

Fústian ֆը́սչըն գ. Թաւ կտաւ բամբակեայ. ճոխաբանութիւն, մեծաբանութիւն:

Fústian, ած. Ի թաւ բամբակեայ կտաւոյ. ճոխաբանական, մեծաբան:

Fústic ֆը́սթիք գ. Փայտ ինչ 'ի պէտս ներկոց:

To Fústigate ֆը́սթիկէյթ բ, ն. Ձաղկել գաւազանաւ:

Fustilárian ֆըսթիլէ́րիէն գ. Անպիտան ոք, գձուձ:

Fústiness ֆը́սթինէս գ. Բորբոս, նեխ, հոտ ապականութեան:

Fústy ֆը́սթի ած. Բորբոսեալ, նեխեալ, ապականեալ, հոտեալ:

Fútile ֆիու́թիլ ած. Շատախօս, նանրախօս. սնոտի, չնչին, նանիր, անհիմն:

Futílity ֆիուդիլիդի գ. Ունայնութիւն, բարբանջանք, աղճատանք, շաղակրատանք. նանրութիւն, թեթեւութիւն, անպիտանութիւն:

Fúttocks ֆըդըքս գ. Կողք նաւու:

Fúture ֆիուչըր ած. Ապառնի, ապագայ, հանդերձեալ, գալոց:

Fúture, գ. Ապառնի ժամանակ, ապագայք:

Fúturely ֆիուչըրլի մ. Յապագայ ժամանակս, առյապայս. յետոյ, զկնի:

Futurítion ֆիուչիուրիշըն գ. Ապագայութիւն, լինելութիւն:

Futúrity ֆիուչիուրիդի գ. Ապագայ ժամանակ. ապագայք, հանդերձեալք, ապագայութիւն, լինելութիւն:

To Fuzz ֆըզ բ., չ. Ծուատիլ, քակիլ:

Fúzzball ֆըզպոլ գ. Փամփուշտ լինչ:

Fy ֆայ ձյն. Ո՛ն անդր, քա՛ւ, 'ի բաց տար. ամօթ. ո՛հ, բա՛րէ, վա՛հ:

G

G ճի կ և ճ: Եօթներորդ և բաղաձայն տառ այբուբենից Անգղիացւոց: Հնչի կերպ գմերս կ, նախադասելով տառից *a*, *o*, *u*, *l*, *r*, զոր օրինակ՝ gate, կէյդ. go, կօ. gull, կըլ. grace, կրէյս. glory, կլօրի: Հնչի կերպ գմերս ճ, նախադաս տառից *e*, *i*, զոր օրինակ՝ gem, ճէմ. gibbet, ճիպպէդ: Երբեմն եւս հնչի կ, զոր օրինակ՝ get, կէդ. geese, կիյս. give, կիվ: Յաւարտ բառից նախադաս տառին n հասարակօրէն ոչ հնչի, զոր օրինակ՝ benign, պինայն. malign, մէլայն. condign, քօնտայն: Բազում անգամ 'ի մէջ բառից նախադաս տառին h ոչ հնչի, զոր օրինակ՝ might, մայդ:

Gábardine կէպէրտին գ. Գծուծ վերարկու, թեզանաւոր վերարկու:

Gábble կէպլ գ. Պասպաջիւն, կարկաչիւն. խառնաձայն հնչիւն կամ բարբառ, շաղակրատանք, բարբանջանք:

To Gábble, բ., չ. Պասպաջել, կարկաչել. խառնաձայն հնչել, շաղակրատել, բարբանջել:

Gábbler կէպլըր գ. Պասպաջող, շաղակրատ, շատախօս:

Gábel կէպէլ գ. Կապալ, մաքս, հարկ:

Gábion կէյպիըն գ. Հողապատուար:

Gáble կէյպլ գ. Ծիւ կամ խաղալակ տանեաց:

Gad կէդ գ. Գաւազան պողպատեայ. ուղք կամ գրիչ երկաթի:

To Gad, բ., չ. Թափառական կամ վատարանդի շրջիլ, յածիլ:

Gádder կէտըր գ. Թափառական, ստանդական, վատարանդի:

Gáddingly կէտինկլի մ. Թափառական, ստանդական, վատարանդի:

Gádfly կէտֆլայ գ. Բոռ, գոռեղ:

Gaff կէֆ գ. Ճանկ երկաթի:

Gáffer կէֆըր գ. Այր տառապեալ:

Gáffles կէֆլզ գ. Մտրակ պողպատեայ:

Gag կէկ գ. Գայլ բերանոյ, բազ:

To Gag, բ., չ. Գայլ 'ի բերան արկանել, բազ դնել:

Gage կէյճ գ. Գրաւ, գրաւական, երաշխաւորութիւն. չափ, կանոն չափոյ: Տես և Gauge.

To Gage, բ., ն. Տալ կամ դնել 'ի գրաւ. գրաւ տալ, խոստանալ. առնել ընդ ումեք գրաւ. չափել, առնուլ զչափ:

To Gággle կէկլ բ., չ. Կարկաչել կամ ձայն բառնալ իբրեւ զսագ:

Gaíety կէյիդի գ. Տես Gayety.

Gáily կէյլի մ. Խնդագին, զուարթագին. շքով, մեծաշուք հանդերձիւ: Տես Gayly.

Gain կէյն գ. Շահ, ստացուած, յաղթութիւն, օգուտ. կաշառ, զօշաքաղութիւն:

Gain, ած. Առձեռնպատրաստ, յաջողակ:

To Gain, բ., ն. Շահիլ, ստանալ. ունել, յաղթել, բերել 'ի ձեռս, հասանել, ափրել, առնուլ, ընդունել: To gain over, շահիլ, յինքն յանկուցանել, ափրել:

To Gain, բ., չ. Ստանալ, շահիլ, մեծանալ, առաւելուլ. յաղթել, ափրել, զրաւել:

Gáiner կէյնըր գ. Ստացող, շահեցող. յաղթող, յաղթական:

Gáinful կէյնֆուլ ած. Շահաւէտ, օգտակար, պիտանի, շահաբեր:

Gáinfully կէյնֆուլլի մ. Յօգուտ, 'ի շահ, արդեամբք:

Gáinfulness կէյնֆուլնէս գ. Օգուտ, շահ, շահաւէտութիւն, պիտանութիւն:

Gáingiving կէյնկիվին գ. Ընդդիմադրութիւն, հակառակութիւն:

Gáinless կէյնլէս ած. Անշահ, անօգուտ, անպիտան:

Gáinlessness կէյնլէսնէս գ. Անշահութիւն, անպիտանութիւն:

Gáinly կէյնլի մ. Դիւրաւ, հեշտեաւ:

To Gáinsay կէյնսէյ բ., ն. Ընդդիմաբանել, հակառակել, վիճել. ընդդիմանալ, արգելուլ, ժխտել:

Gainsáyer կէյնսէյըր գ. Հակառակաբան, ընդդիմախօս. հակառակորդ, ոսոխ:

'Gainst կէնսթ նխ. Տես Against.

To Gáinstand կէյնսթէնտ բ, ն. *Ընդդէմ կալ, հակառակել:*

Gáirish կէյրիշ ած. *Շքեղ, պայծառ, գեղապանծ. կարի ինն զուարթացեալ կամ խնդամոլեալ:*

Gáirishness կէյրիշնէս գ. *Շքեղութիւն, փառաւորութիւն. խնդամոլութիւն:*

Gait կէյթ գ. *Գնացք, ընթացք, գնացք ոտից, շարժումն:*

Galáge կէլէյճ գ. *Տրեխ հողոփ:* [*ինչ:*

Galángal կէլէնկէլ գ. *Բժշկական արմատ*

Galáxy կէլաքսի գ. *Յարդգող, ծիր կաթին:*

Gálbanum կէլպէնըմ գ. *Քաղբան (խէժ ինչ ծխանելի):*

Gale կէյլ գ. *Սզոխ, սիւք:*

Gáleas կէլիէս գ. *Յուկանաւ մեծ:*

Gáleated կէլիէյթէտ ած. *Սաղաւարտաւոր, սաղաւարտեալ. սաղաւարտաձև (ծաղիկ):*

Galerículate կէլէրիքիուլէյթ ած. *Արտախուրակաւոր, խոյրակիր:*

Gáliot կէլիըթ գ. *Փոքր ցռկանաւ:*

Gall կօլ գ. *Լեղի. պարկ լեղւոյ. դառնութիւն. վիշտ, զայրոյթ, դառնութիւն սրտի. քերուած կամ վէրք մորթոյ մարմնոյ. գլթոր:*

To Gall, բ, ն. *Գերծուլ կամ վիրաւորել զմորթն. բառնալ, առնել 'ի բաց. նեղել, տանջել, վշտացուցանել. մաշել, հարկանել, վիրաւորել:*

To Gall, բ, չ. *Ընդհարկանիլ, զայրանալ, նեղիլ, վշտանալ:*

Gállant կէլլէնթ ած. *Նազելի, գեղապանծ, շքեղաշուք, շնորհալի. զուարթաբարոյ, հաճոյական. վեհանձն, ազնուաբարոյ. կորովի, արիական. գեղեցիկ, ընտիր, վայելչազարդ. պատուասէր, մեծաշուք:*

Gállant, գ. *Այր զուարթաբարոյ կամ շնորհաշուք. տարփաւոր, տարփածու:*

Gállantly կէլլէնթլի մ. *Շքով մեծաւ, շքեղաշուք հանդիսիւ. գեղեցկապէս, նազելի իմն, պերճաբար, քաջաբար:*

Gállantry կէլլէնթրի գ. *Շուք, հանդէս, զարդք. քաջութիւն, ազնուութիւն, ազնուական բարք, նազելի գնացք. բազմութիւն քաջաց. տարփաւորութիւն, փաղաքշանք տարփաւորաց, սափանք:*

Gállery կէլըրի գ. *Ճեմելիք, ճեմարան, սրահ. գաւիթ նկարուց. սորեկիկեայ ուղի:*

Gálley կէլլի գ. *Յռկանաւ. պատժաթիավարութեան:*

Gálley-slave կէլլիսլէյվ գ. *Կալանաւոր կամ գերի ցռկանաւու:*

Gálliard կէլիըրտ գ. *Կորովի, քաջ, հըզօր. պար ինչ կաքաւու ոտից:*

Gálliardise կէլիըրտայզ գ. *Խնդամոլութիւն, զուարթութիւն սրտի:*

Gállicism կէլլիսիզմ գ. *Գաղղիաբանութիւն, ոճ գաղղիական բարբառոյ:*

Gálligaskins կէլլիկէսքինզ գ. *Մոյկ, լայն անդրավարտիք կամ զանկապանք:*

Gallimátia կէլլիմէյշիէ գ. *Անտախտաբանութիւն, անիմաստ բանք:*

Gallimaúfry կէլլիմօֆրի գ. *Կերակուր ինչ խառնուածոյ. խառնուրդ:*

Gállipot կէլլիփօթ գ. *Անօթ չքնաղակերտ, փոքրիկ անօթ խեցի կամ ապակի, շիշ, ապակի ('ի դեղս պէտս):*

Gállon կէլլըն գ. *Չափ ինչ հեղանիւթոց:*

Gallóon կէլլուն գ. *Վերջաւոր, ժապաւէն, զարդ ոսկի, արծաթի կամ մետաքսեայ:*

Gállop կէլլըփ գ. *Վազք, արշաւանք, արշաւասոյր կամ արագաքայլ ընթացք:*

To Gállop, բ, չ. *Վազս առնուլ, արշաւել, արշաւակի ընթանալ. արագ ընթանալ կամ անցանել:*

Gálloper կէլլըփըր գ. *Արշաւադնաց, երագընթաց:*

To Gállow կէլլօ բ, ն. *Երկեցուցանել, զարհուրեցուցանել:* [*ակ ձիոյ:*

Gálloway կէլլօուէյ գ. *Ազգ փոքրահասակ ձիոյ:*

Gállowglasses կէլլօկլէսըզ գ. *Հետևակ կամ հեծեալ զօրական:*

Gállow *կամ* Gállows կէլլօ, կէլլօզ գ. *Կախաղան չարագործաց. չարեացապարտ, արժանի կախաղանի:*

Gállowsfree կէլլօզֆրի ած. *Զերծ 'ի կախաղանէ:*

Gállowtree կէլլօթրի գ. *Փայտ կախաղանի, պատժարան:*

Gambáde *կամ* Gambádo կէմպէյտ, կէմպէյտօ գ. *Սռնապան, կօշիկ:*

Gámbler կէմպլըր գ. *Որ ոպաղ 'ի խաղ զանդգոյշս, խաղորդակ, խաբեբայ:*

Gámboge կէմպուճ գ. *Խէժ ինչ:*

Gámbol կէմպըլ գ. *Կայթ, խաղանք, ոստիւն:*

To Gámbol, բ, չ. *Կայթել, կաքաւել, խաղալ, ոստնուլ, ոստոստել. ընդոստնուլ:*

Gámbrel կէմպրիլ գ. *Սրունք ձիոյ:*

Game կէյմ գ. *Խաղ, խաղորկութիւն. զբօսանք, զուարճութիւն, կատակ, ծաղր. հանդէս. որս, զբօսանք որսոյ:*

To Game, բ, չ. *Խաղալ, դեգերիլ 'ի զբօսանս խաղուց:*

Gámecock կէյմքօք գ. *Աքաղաղ մենամարտիկ:*

Gáme-egg կէյմ-էկ գ. Ձու յորմէ ծնանի աքաղաղ մենամարտիկ։ [որսոյ։
Gámekeeper կէյմ-քիփըր գ. Պահապան
Gámesome կէյմսըմ ած. Զբօսասէր, զուարթամիտ, ծաղրաբան։
Gámesomely կէյմսըմլի մ. Ընդ խաղ, ընդ կատակս, առ 'ի ծաղր։
Gámesomeness կէյմսըմնէս գ. Խաղ, զուարճութիւն, զբօսանք, ծաղր, կատակ։
Gámester կէյմսթըր գ. Մոլեալ կամ զակատեալ 'ի խաղս. խաղացող, խաղարկու. ծաղրածու, զուարճախօս. բոզ, պոռնիկ։
Gámmer կէմմըր գ. Կին բարի։
Gámmon կէմմըն գ. Ապուխտ խոզի. նարտ։
Gámut կէմըթ գ. Երգաձայն (անուանք կամ տախտակք երաժշտական խազից)։
'Gan կէն Համառօտութիւն Began բառի։ Տես Begin.
To Ganch կէնչ բ, ն. Ընկենուլ 'ի բարձանց 'ի վերայ սայրասուր երկաթոյ, հարկանել կամ վարսել 'ի ցից։
Gánder կէնտըր գ. Արու սագ։
Gang կէնկ գ. Խումբ, ամբոխ, ժողով, բազմութիւն (չարաց կամ աւազակաց)։
To Gang, բ, ն. Երթալ, շրջել։
Gánghon կէնկհըն գ. Ծաղիկ ինչ։
Gánglion կէնկլիըն գ. Խայլ, ուռոյց։
Gángrene կէնկրին գ. Խլրդենի, խուլ խեցգետնի, քաղցկեղ։
To Gángrene, բ, ն. Փոխել 'ի քաղցկեղ, ձարակել իբրև զքաղցկեղ։
To Gángrene, բ, չ. Փոխիլ 'ի քաղցկեղ, ձարակիլ իբրև զքաղցկեղ, փտիլ վիրաց։
Gángrenous կէնկրինըս ած. Խլխայթեալ, ձարակեալ իբրև զքաղցկեղ։
Gángway կէնկուէյ գ. Նրբափողոց կամ անցք 'ի նաւի։
Gángweek կէնկուիք գ. Շաբաթ յորում ելանեն 'ի թափօր։
Gántelope *կամ* Gántlet կէնթըլօփ, կէնթլէթ գ. Պատն զինուորական։
Gánza կէնզը գ. Ազգ վայրենի սագի։
Gaol ճէյլ գ. Բանտ, զնդան։
Gáoldelivery ճէյլտիլիվըրի գ. Ազատութիւն բանտի, արձակուրդ կալանաց։
Gáoler ճէյլըր գ. Բանտապետ։
Gap կէփ գ. Բացուած, պատառուած, խրամատ, ծակ, դուռն, ծերպ. անցք, շաւիղ, ձանապարհ. միջոց, խարոց, անջրպետ, պարապ, ընդարձակութիւն. բացուած բերանոյ յերկձայնաւորս։ To stop a gap, խնուլ զծակ, փախուստ խնդրել։ To stand in the gap, ունել զխրամատ կամ զանցս, պահել, զգուշանալ։
Gáp-toothed կէփ-թութհտ ած. Որոյ են անջրպետք ընդ մէջ ատամանց։

To Gape կէփ բ, չ. Յօրանջել. բանալ ըզբերանն 'ի կերակուր. բերանաբաց մնալ, կարի խիստ ցանկալ. ձեղքիլ, պատառիլ, հերձանիլ, բանալ. յակձիռս կալ բերանաբաց, շուարիլ. բանալ զբերան 'ի վերայ ուրուք։
Gáper կէփըր գ. Յօրանջող. որ կայ բերանաբաց. որ ապաստեալ մնայ։
To Gar կար բ, ն. Առնել, պատճառ լինել։
Garb կարպ գ. Զգեստ, հանդերձ, պատմուճան. զարդ, պաճուճանք. շքեղութի. արտաքին երևոյթ։
Gárbage կարպէճ գ. Ընդերք, փորոտի, քաղիրթ. աղբ։
Gárbel կարպէլ գ. Տախտակ ինչ նաւու։
To Gárble կարպըլ բ, ն. Մաղել, քննել, որոշել, ընտրել զբարին։
Gárbler կարպլըր գ. Քննող, որոշիչ, ընտրող, զատանող։
Gárboil կարպօյլ գ. Ամբոխ, շփոթ, աղմուկ, խռովութիւն։
Gard կարտ գ. Պահպանութիւն, զգուշութիւն, խնամք։
Gárden կարտն գ. Պարտէզ, դրախտ, բուրաստան։
To Gárden, բ, չ. Մշակել զպարտէզ, անկել զդրախտ։ [տիզայ։
Gárden-ware կարտն-ուէյր գ. Բերք պար.
Gárdener կարտնըր գ. Պարտիզպան, դրախտադարման։
Gárdening կարտնինկ գ. Մշակութիւն պարտիզի։
Gare կէր գ. Աղտեղի մազ 'ի սրունս ոչխարաց։
Gárgarism կարկըրիզմ գ. Ջուր յողողումն կոկորդի, ողողումն կոկորդի։
To Gargaríze կարկըրայզ բ, ն. Ողողել զկոկորդն, խալայջ առնել, սոսորդել։
Gárget կարկէթ գ. Ախտ ինչ արջառոց։
Gárgle կարկըլ գ. Ջուր բժշկական առ ողողել զկոկորդն։
To Gárgle, բ, ն. Ողողել զկոկորդն. կարկաջել։
Gárglion կարկլիըն գ. Հիւթ ինչ մարմնոյ պնդացեալ։
Gárgol կարկօլ գ. Ախտ ինչ խոզից։
Gárland կարլէնտ գ. Բոլորք ծաղկանց կամ տերևոց, պսակ. պսակ կամ փառք պարծանաց։
Gárlic կարլիք գ. Խստոր։
Garlic-eáter կարլիք-իթըր գ. Խստորակեր, դուզնաքեայ ոք։
Gárment կարմէնթ գ. Զգեստ, հանդերձ, ազանելիք, պատմուճան։
Gárner կարնըր գ. Շտեմարան ցորենոյ, համբարանոց։

To Gárner, բ, ն. Շտեմարանել, համբարել, ժողովել:

Gárnet կա՛րնէթ գ. Մեղեսիկ, ամեթիս:

Gárnish կա՛րնիշ գ. Զարդարանք, հանդերձանք, պաճուճանք. ոտնակապ, կոճղ. վարձ կամ պարգև բանտապանին:

To Gárnish, բ, ն. Պճնել, զարդարել. հանդերձել, կազմել. յատնակապս արկանել:

Gárnishment կա՛րնիշմէնթ գ. Զարդ, յօրինուած, պաճուճանք:

Gárniture կա՛րնիչիւր գ. Զարդ, յօրինուած, կազմած, սպաս:

Gárous կէ՛յրըս ած. Նման ազածոյ ձկան:

Gárran կէ՛րրըն գ. Փոքրիկ կամ կարճահասակ երիվար:

Gárret կէ՛րրէթ գ. Վերնայարկ, տնատաղ:

Garrettéer կէրրէթթի՛ր գ. Որ բնակէ 'ի վերնայարկի:

Gárrison կէ՛րրիսըն գ. Պահականք, պարսպապահ զօրք. պահակ զօրաց, բերդ, ամրոց. պաշտպանութիւն, ամրութիւն:

To Gárrison, բ, ն. Ամրացուցանել, պատսպարել, կանգնել ամրոցս:

Garrúlity կէրրիու՛լիթի գ. Շատախօսութիւն, բարբանջանք, շաղակրատանք:

Gárrulous կէ՛րրիուլըս ած. Շատախօս, շաղակրատ, լեզուագար:

Gárter կա՛րթըր գ. Կապ գուլպայից. նշան ինչ ասպետաց. Թագաւոր մեծազօր (ըստ կնքաբանից):

To Gárter, բ, ն. Կապել զսրունս կամ զգուլպայս:

Garth կարթհ գ. Չափ կամ թանձրութիւն միջաց:

Gas կէս գ. Կազ. (օդ):

Gasconáde կէսքընէ՛յտ գ. Պարծանք, մեծաբանութիւն, խրոխտումն:

To Gasconáde, բ, չ. Պարծիլ, մեծաբանել, յոխորտալ:

Gash կէշ գ. Վէրք, հարուած, խոցուած, պատառուած:

To Gash, բ, ն. Հատանել, կտրել, վիրաւորել, հարկանել, խոցել:

Gáskins Տես Galligaskins.

Gasp կասփ գ. Հեք, հեւացումն, թասամըն. փչումն հոգւոյն, յետին շունչ:

To Gasp, բ, չ. Հեւալ, թասել, թասել ոգւոյ. փչել զոգին. յոգւոց հանել, անձկալ, հառաչել:

To Gast կէսթ բ, ն. Երկեցուցանել, ահարկանել, պակուցանել:

Gástric կա՛սթրիք ած. Փորոյ կամ որովայնի:

Gastróraphy կէսթրօ՛րէֆի գ. Կարան փորոյ:

Gastrótomy կէսթրօ՛թըմի գ. Հերձումն որովայնի:

Gat կէթ Կատարեալ ժամանակ to Get բայի:

Gate կէյթ գ. Դուռն մեծ. դուռն փակարանի. անցք, մուտք:

Gátevein կէ՛յթվէյն գ. Դռներակ (երակ ինչ 'ի մարմնի):

Gáteway կէ՛յթուէյ գ. Անցք ընդ դուռնն փակարանին:

Gáther կա՛թհըր գ. Ծալք, կրկնուած, պատուած, խորչ:

To Gáther, բ, ն. Ժողովել, հաւաքել. կուտել, շեղջել. հնձել, կթել. առնուլ, ընտրել. տաւաղել, խմբել. ամփոփել, ծալել, կրկնել, գալարել, ոլորել. ստանալ. հանել. խմաստասիրել, 'ի միտ առնուլ: To gather breath, շունչ կամ ոգի առնուլ, զերծանիլ կամ հանգչիլ 'ի տառապանաց:

To Gáther, բ, չ. Դիզանալ, խտանալ, թանձրանալ. տաւաւելուլ, ընդարձակիլ, աճել, մեծանալ. հաւաքիլ, խմբիլ, կուտիլ. շարաւանալ, թարախիլ, կղկղայթիլ:

Gátherer կա՛թհըրըր գ. Ժողովող, հաւաքիչ, կթող, քաղող, հնձող, հանող:

Gáthering կա՛թհըրինկ գ. Ժողովումն արոց ողորմութեան:

Gátten-tree կէ՛թթըն-թրի գ. Տես Cornelian-tree.

Gaude կօտ գ. Պաճուճանք, չքնաղ զարդ, գեղեցիկ ինչ:

To Gaude, բ, ն. Զուարճանալ, խրախանալ, վայելել:

Gáudery կօ՛տըրի գ. Պաճուճանք կամ զարդ զգեստուց:

Gáudily կօ՛տիլի մ. Հանդիսիւ, չքօղ, չքեղաշուք հանդիսիւ:

Gáudiness կօ՛տինէս գ. Հանդէս, շուք, չքեղութիւն, պերճութիւն:

Gáudy կօ՛տի ած. Պերճ, չքնաղ, մեծաշուք, պանծալի, գեղեցիկ. հանդիսի:

Gáudy, գ. Հանդէս տօնի կամ ուրախութեան, խրախութիւն:

Gave կէյվ. Կատարեալ ժամանակ to Give բայի:

Gável կէ՛վըլ գ. Գետին, երկիր, հող:

Gávelkind կէ՛վըլքայնտ գ. Օրէնք բաժանելոյ զհայրենին կալուածս 'ի վերայ որդւոց:

Gauge կէյճ գ. Չափ ինչ հեղանիւթոյ:

To Gauge բ, ն. Չափել զամանս հեղանիւթոյ. չափել, բաղդատել, համեմատել:

Gáuger կէ՛յճըր գ. Որ չափէ զհեղանիւթս կամ զանօթս հեղանիւթոյ:

Gaunt կանթ ած. Նիհար, վտիտ, ազազուն, ակար, թոյլ, ծիւրեալ:

Gáuntly կա՛նթլի մ. Թուլութեամբ, ակարութեամբ:

Gáuntlet կանթլէթ գ. Երկաթի պահպանակ ձեռաց ըմբշամարտակաց:

Gávot կէ՛վըթ գ. Ազգ մը կաքաւանձև պարուց և նուագաց:

Gauze կօզ գ. Անդու, շար, տեռ, շղարշ, շղաշատեռ:

Gawk կօք գ. Կկու (թռչուն). յիմար, անմիտ:

Gawn կօն գ. Ամօթ կամ չափ մը:

Gáwntree կօ՛նթրի գ. Նստարան կամ յենարան տակառի:

Gay կէյ ած. Ուրախ, կայտառ, խնդագին. չքնաղ, չքեղ, պճնազարդ:

Gay, գ. Զարդ, պաճուճանք, պճնազարդութիւն:

Gáyety կէ՛յէթի գ. Ուրախութիւն, զըւարթութիւն. զբօսանք, զուարճութիւն. հանդէս, շուք, պաճուճանք:

Gáyly կէ՛յլի մ. Խնդագին, զուարթագին, պայծառ. չքեղաշուք, չքնաղ իմն:

Gáyness կէ՛յնէս գ. Զուարթութի, պայծառութիւն, գեղեցկութիւն:

Gaze կէյզ գ. Հիացումն, զարմացումն, պշնումն, անթարթափ հայեցուած: At a gaze կամ at gaze, յակնդիր, 'ի զարմացման:

To Gaze, բ, չ. Պշնուլ, յառել, անքթիթ նկատել, յակնդիր կալ, հիանալ:

Gázel կէ՛զէլ գ. Վիթ (կենդանի):

Gázer կէ՛յզըր գ. Արտակացու, որ կայ յակնդիր:

Gázeful կէ՛յզֆուլ ած. Լի հիացմամբ, որ պշուցեալ հայի:

Gázehound կէ՛յզհաունտ գ. Որսորդ շուն սրատես:

Gázette կէ՛զէթ գ. Լրագիր. (կազէթ):

Gazettéer կէզէթթի՛ր գ. Որ գրէ զնորալուրս:

Gázingstock կէ՛յզինկսթօք գ. Տեսիլ, նըշաւակ (ամենեցուն):

Gazón կէզօ՛ն գ. Կոշտ հողոյ դալարի:

Gear կի՛ր գ. Զգեստ, ձորձ. զարդ, ըսպասք, կազմածք. իրք, մեծութի. նիւթ:

Géason կի՛զըն ած. Սքանչելի, հիանալի, զարմանալի:

Geat կիթ գ. Ծակ ընդ որ անցանէ հրահալելի ձուլեալ:

Geck կէք գ. Անմիտ, դիւրախաբ:

To Geck, բ, ն. Խաբել, պատրել:

Gee կի ձյն. Գնա յառաջ (բառ կառավարաց):

Geese կիս. Յոգնական Goose բառի:

Gélable ճէ՛լէպըլ ած. Սառելի, սառուցիկ:

Gélatine կամ Gelátinous ճէ՛լէթայն, ճիլէ՛թինըս ած. Մածուցիկ, կառուական, դանդաղամած:

To Geld կէլտ բ, ն. Ներքինացուցանել, թաղամաւորել. կրճատել, յապաւել, հատանել:

Gélder կէ՛լտըր գ. Ներքինացուցիչ, թաղամաւորիչ:

Gélder-rose կէ՛լտըր-րօզ գ. Ազգ վարդի:

Gélding կէ՛լտինկ գ. Կենդանի թաղամաւոր:

Gélid ճէ՛լիտ ած. Ցրտասառոյց, սառուցեալ, ցրտագին:

Gelídity կամ Gélidness ճէլի՛տիթի, ճէ՛լիտնէս գ. Ցրտութիւն, պաղումն:

Gélly ճէ՛լլի գ. Մածոյծ, մածուած:

Gelt կէլթ գ. Կենդանի թաղամաւոր:

Gelt, Անցեալ ընդունելութիւն to Geld բայի:

Gelt, գ. Զաւեկ: Տես Gilt.

Gem ճէմ գ. Ակն, քար պատուական, գոհար. պտուկ որթոյ կամ այլ ծառոց, ընձիւղ, բողբոջ:

To Gem, բ, ն. Ակամբք կամ պտկօք զարդարել:

To Gem, բ, չ. Պտկիլ, ընձիւղիլ, բողբոջիլ:

Gemélliparous ճէմէ՛լլիփէրըս ած. Երկուորի, որ ծնանի երկուորեակս:

To Géminate ճէ՛մինէյթ բ, ն. Կրկնել, կրկնապատկել:

Geminátion ճէմինէ՛յշըն գ. Կրկնութիւն, կրկնապատկութիւն:

Gémíny ճէ՛մինի գ. Երկուորեակք, երկուորք, զոյգք:

Géminous ճէ՛մինըս ած. Երկուորեակ, երկուոր, կրկին, երկու:

Gémmary ճէ՛մմէրի ած. Ականց, գոհարային:

Gémmeous ճէ՛մմիըս ած. Գոհարային. գոհարանման, նման ականց պատուականաց:

Gémote ճէ՛մօթ գ. Ժողով կամ ատեան հարիւրոց:

Génder ճէ՛նտըր գ. Սեռ, տեսակ, ազգ. սեռ (ըստ քերականաց):

To Génder, բ, ն. Ծնանել, յառաջ բերել, արտադրել:

To Génder, բ, չ. Ծնանիլ, խառնակիլ:

Genealógical ճինիէլօ՛ճիքէլ ած. Ազգաբանական, ազգահամարի:

Geneálogist ճինիէ՛լօճիսթ գ. Ազգաբան:

Geneálogy ճինիէ՛լօճի գ. Ազգաբանութիւն, ազգահամար, տոհմութիւ, ծննդաբանութիւն:

Génerable ճէ՛նըրէպըլ ած. Ծննդական, դիւրածին, ծնանելի:

Géneral ճէ՛նըրէլ ած. Սեռական, հանրական, ընդհանուր. հասարակ, հասարակաց:

Géneral, գ. Բոլոր, բովանդակ, բովանդակութիւն. հասարակութիւն. սամիկ. զօրագլուխ, զօրավար: In general, ընդհանրապէս, 'ի հասարակի, սեռօրէն:

Generalíssimo ճէնէրէլիսիմօ գ. Սպարապետ, ընդհանուր հրամանատար:

Generálity ճէնէրէլիթի գ. Ընդհանրութիւն, հանրականութիւն. բոլոր, բովանդակ, բովանդակութիւն, ամենայն, ամենեքին:

Génerally ճէնէրէլլի մ. Ընդհանրապէս, սեռօրէն, 'ի հասարակի. համօրէն, համակ. հասարակօրէն, յաճախ. առ հասարակ:

Géneralness ճէնէրէլնէս գ. Ընդհանրութիւն, հասարակութիւն, յաճախութիւն:

Géneralty ճէնէրէլթի գ. Ընդհանրութիւն, բովանդակութիւն:

Génerant ճէնէրէնթ գ. Ծննդական կամ արտադրիչ կարողութիւն:

To Génerate ճէնէրէյթ բ, ն. Ծնանել, յառաջ բերել, արտադրել:

Generátion ճէնէրէյշըն գ. Ծնունդ, ծնելութիւն. զաւակ, սերունդ, ազգ, ազգատոհմ, ցեղ:

Générative ճէնէրէթիվ ած. Ծննդական, յարմար առ 'ի ծնունդ:

Generátor ճէնէրէյթըր գ. Որ ծնանի կամ արտադրէ:

Genéric կամ Genérical ճինէրիք, ճինէրիքէլ ած. Սեռական, հասարակ, հանրական:

Genérically ճինէրիքէլլի մ. Սեռօրէն, ընդհանրապէս:

Generósity ճէնէրօսիթի գ. Ազնուաբարոյութիւն, ազնուամտութիւն, մեծանձնութիւն, առատաձեռնութիւն:

Générous ճէնէրըս ած. Ազնուաբարոյ, ազնուամիտ, մեծանձն, ազատական. առատաձեռն, բարերար. առատ. քաջ, զօրեղ, ազդու, ոգելից. ազնուական:

Génerously ճէնէրըսլի մ. Ազնուաբար. մեծանձնութեամբ, արիաբար. առատաձեռնութեամբ:

Génerousness ճէնէրըսնէս գ. Ազատականութիւն, առատաձեռնութիւն:

Génesis ճէնիսիս գ. Ծնունդք, գիրք ծննդոց:

Génet ճէնիթ գ. Երիվար ինչ Սպանիոյ:

Genethlíacal ճէնէթլայէքէլ ած. Ծննդաբանական, ախտարմոլաց:

Genethlíacs ճէնէթլայէքս գ. Ծննդաբանութիւն, արուեստ աղթարմայ, քաղդէութիւն:

Genethliátic ճէնէթլիէթիք գ. Ախտարմոլ, քաղդէայ, ծննդաբան: [Gin տ. նչ:

Genéva ճինիվէ գ. Ըմպելի գինոյ. տես

Génial ճինիյէլ ած. Ամուսնական, ամուսնացելոց. յարմար յօժարութեան կամ բնաւորութեան, հաճելի, ախորժական, համաբարոյ. բնիկ, բնական:

Génially ճինիյէլլի մ. Համակրութեամբ, 'ի բնէ, բնաւորապէս. զուարճութեամբ, հեշտաբար, ախորժաբար:

Genículated ճինիքիուլէյթէտ ած. Որ ունի գծունդ (բոյս):

Geniculátion ճինիքիուլէյշըն գ. Ունել բուսոյ գծունդ:

Génio ճինիօ գ. Որ ունի առանձին իմն հանճար կամ բնաւորութիւն:

Génitals ճէնիթէլզ գ. Ծննդական կամ սերական անդամք:

Géniting ճէնիթին գ. Ազգ կանխահաս խնձորոյ:

Génitive ճէնիթիվ ած. Սեռական (հոլով ըստ քերականաց):

Génius ճինիյըս գ. Ոգի, դեւ, հրեշտակ, քաջք. բնաւորութիւն, ախորժակք, քիմք, կամք. բնութիւն, բոյս բարուց:

Gent ճէնթ ած. Ազնիւ, ընտիր, գեղեցիկ. (ոչ է 'ի կիր):

Gentéel ճէնթիլ ած. Ազնիւ, ազնուական, ընտիր, աղու, քաղաքավար. գեղեցիկ, չքնաղ, շնորհաշուք, նազելի:

Gentéelly ճէնթիլլի մ. Ազնուաբար, գեղեցիկս, վայելչաբար:

Gentéelness ճէնթիլնէս գ. Ազնուութիւն, ազատականութիւն. գեղեցկութիւն, վայելչութիւն. ազնուական կամ շնորհալի բարք:

Géntian ճէնշըն գ. Բոգ, օձի դեղ, օձի խոտոր (բոյս):

Gentianélla ճէնշընէլլէ գ. Գոյն ինչ կապուտակ:

Géntile ճէնթայլ գ. Հեթանոս, անհաւատ, այլազգի, կռապաշտ:

Gentilésse ճէնթիլէս գ. Քաղաքավարութիւն, ազնուական կամ շնորհալի բարք:

Géntilism ճէնթիլիզմ գ. Հեթանոսութիւն, կռապաշտութիւն:

Gentilítious ճէնթիլիշըս ած. Ազգային, տոհմային, սեպհական ազգատոհմի, 'ի նախնեաց:

Gentílity ճէնթիլիթի գ. Ազնուատոհմութիւն, ազատականութիւն. ազնուութիւն, գեղեցկութիւն, վայելչութիւն. հեթանոսութիւն, կռապաշտութիւն:

Géntle ճէնթլ ած. Ազնիւ, ազնուական, ազնուատոհմ. քաղցր, մարդասէր, հեզահամբոյր, խաղաղասէր, ընտել, մեղմ:

Géntle, գ. Այր ազնուական. որդն ինչ:

To Géntle, բ, ն. Ազնուացուցանել, ազնուական առնել:

Gentlefolk ճէնթլֆօք գ. Ազնուականք, ազատանի, ազատորեար:

Géntleman ճէնթլմէն գ. Այր ազնուական, սեպուհ, տէր, իշխանազուն. ծառայ ազնուականի:

Gentlemanlíke կամ Géntlemanly ճէն-

ճընթլմէնլայք, ճէնթլմէնլի ած. Իբրև ազնուական, որպէս օրէն է ազնուականի:

Géntleness ճէնթլնէս գ. Ազնուականութիւն, ազնուատոհմութիւն. քաղցրութի, մարդասիրութիւն, հեզութիւն, բարերարութիւն, շնորհք:

Géntleship ճէնթլշիփ գ. Ազնուականութիւն:

Géntlewoman ճէնթլուըմըն գ. Կին ազնուական, մեծուհի, տիկին. նաժիշտ:

Géntly ճէնթլի մ. Հեզիկ, հեզաբար, մեղմով, քաղցրութեամբ:

Géntry ճէնթրի գ. Ազնուականութիւն, բարետոհմութիւն. ազնուականք, ազատանի, ազատորեար. քաղաքավարութիւն, ազնուական բարք:

Genufléction ճինիուֆլէքշըն գ. Ծնրադրութիւն:

Génuine ճէնիուին ած. Հարազատ, բուն, իսկական:

Génuinely ճէնիուինլի մ. Անխառն, պարզապէս, իսկապէս:

Génuineness ճէնիուիննէս գ. Հարազատութիւն, զտութիւն, պարզութիւն, անխառնութիւն:

Génus ճինըս գ. Սեռ: [գրոն:

Geocéntric ճիօսէնթրիք ած. Երկրակեն

Géodaesia ճիօտիզիէ գ. Երկրաբաշխութիւն կամ մակարդակաչափութիւն:

Geodaétical ճիօտէթիքըլ ած. Երկրաբաշխական, մակարդակաչափական:

Geógrapher ճիօկրէֆըր գ. Աշխարհագիր, երկրագիր:

Geográphical ճիօկրէֆիքըլ ած. Աշխարհագրական, երկրագրական:

Geográphically ճիօկրէֆիքըլլի մ. Աշխարհագրօրէն, երկրագրաբար:

Geógraphy ճիօկրէֆի գ. Աշխարհագրութիւն, երկրագրութիւն:

Geólogy ճիօլօճի գ. Երկրաբանութիւն:

Géomancer ճիօմէնսըր գ. Գեոմանհմայ, գեոմնակոչ:

Géomancy ճիօմէնսի գ. Գեոմնահմայութի:

Geomántic ճիօմէնթիք ած. Գեոմնահմայական:

Geómeter ճիօմիթըր գ. Երկրաչափ:

Geómetral ճիօմիթրըլ ած. Երկրաչափական:

Geométric, Geométrical ճիօմէթրիք, ճիօմէթրիքըլ ած. Երկրաչափական, ըստ երկրաչափութեան: [չափօրէն:

Geométrically ճիօմէթրիքըլլի մ. Երկրա

Geometrícian ճիօմէթրիշըն գ. Երկրաչափ, վարժ յերկրաչափութեան:

To Geómetrize ճիօմիթրայզ բ, չ. Երկրաչափել, առնել որպէս երկրաչափ:

Geómetry ճիօմիթրի գ. Երկրաչափութի:

Geopónical ճիօփօնիքըլ ած. Երկրավաստակ, հողագործական, մշակական:

Geopónics ճիօփօնիքս գ. Հողագործութիւն, մշակութիւն երկրի:

George ճօրճ գ. Նշան սրբոյն Գէորգայ. brown –, սեաւ հաց:

Geórgic ճօրճիք գ. Մշակական, գիրք երկրագործութեան: [ութեան:

Geórgic, ած. Մշակական, երկրագործ

Geótic ճիօթիք ած. Երկրի, հողային, երկրաւոր: [ձող:

Gérent ճիրէնթ ած. Տանող, բերող, բար

Gérfalcon ճէրֆօքըն գ. Ազգ բազէից:

Gérman ճէրմըն գ. Հարազատ, եղբայր:

Cousins german, եղբօրորդիք, քեռորդիք:

Gérman, ած. Հարազատ, ազգակից, արեանառու:

Germánder ճէրմէնտըր գ. Լերդախոտ, զարօշ. (բոյս):

Germin կամ Germ ճէրմին, ճըրմ գ. Ընձիւղ, բողբոջ, շառաւիղ:

To Gérminate ճէրմինէյթ բ, չ. Բողբոջել, ընձիւղել, շառաւիղել, բուսանիլ:

Germinátion ճէրմինէշըն գ. Բողբոջումն, ընձիւղումն:

Gérund ճէրընտ գ. Գերբայ, բայանուն:

Gest ճէսթ գ. Արարք, գործք. ցոյց, հանդէս. յուշակ, գիրք յիշատակաց:

Gestátion ճէսթէշըն գ. Յղութիւն:

To Gestículate ճէսթիքիուլէյթ բ, չ. Առնել ձեռնածութիւնս, շարժել զձեռն:

Gesticulátion ճէսթիքիուլէշըն գ. Ձեռնածութիւն, տարապայման շարժուած:

Gésture ճէսչիուր գ. Շարժուած անդամոց:

To Gésture, բ, ն. Շարժել զանդամս, առնել շարժուածս:

To Get կէթ բ, ն. Ունել, ստանալ, ՚ի ձեռս բերել. ըմբռնել, գրաւել. յաղթել. ախրել. ծնանիլ, ունել որդիս. շահիլ. սանուլ, ընդունել. ուսանել, ՚ի միտ կամ ՚ի բերան առնուլ. լինել, հասանել. առնել. ձգել, ածել, հանել. զերծուցանել, յափշտակել. դնել, արկանել. տալ: To get off, վաճառել, հանել, ունել, շահիլ, ստանալ:

To Get, բ, չ. Հասանել, ժամանել. ելանել, հեծնուլ. անցանել, գնալ. ձողալ. բել. միջամուխ լինել, սողոսկել. լինել, գըտանիլ, հանդիպել. գիժել, խաղալ, յարձակիլ. ժողովիլ, պատսպարիլ. առաւելուլ, գերազանցել: To get off, զերծանիլ, փախչիլ: To get over, յաղթել, գերազանցել, անցանել: To get up, զարթնուլ, յառնել յանկողնոյ. յառնել, կանգնիլ, ելանել ՚ի վեր. հեռանալ, մեկնիլ:

Gétter կէթթըր գ. Ունող, ստացող. որ ունի կամ ստանայ որդիս:

Gétting կէթթին գ. Ստացումն, ստացուած, գտանելն. օգուտ, շահ:

Géwgaw կիուկօ գ. Խաղալիկ մանկանց պաճուճազարդ. մնոտիք:

Géwgaw, ած. Պաճուճազարդ, չնչին, մնոտի:

Ghástful կէսթֆուլ ած. Ահագին, տխուր, խաւարային, խոժոռադէմ:

Ghástliness կէսթլինէս գ. Ահագնութի՛ւ, սոսկալի տեսիլ, խոժոռութիւն դիմաց:

Ghástly կէսթլի ած. Ահագին, սոսկալի, տխուր, խոժոռադէմ, խաւարամած:

Ghástness կէսթնէս գ. Խոժոռութիւն դիմաց:

Ghérkin կըրքին գ. Փոքրիկ վարունգ. (տե՛ս. Թուրշուլուգ խըյար):

Ghost կօսթ գ. Հոգի. ոգի կամ ուրուական մեռելոյ: To give up the ghost, աւանդել զհոգին:

Ghóstliness կօսթլինէս գ. Հոգեղինութի՛ւ. հոգեսիրութիւն:

Ghóstly կօսթլի ած. Հոգեղէն, աննիւթ, անմարմին. հոգևոր, հոգեկան. հոգեսէր:

Gíant ճայընթ գ. Սկայ:

Gíantess ճայընթէս գ. Կին սկայազուն:

Gíantlike կամ Gíantly ճայընթլայք, ճայընթլի ած. Սկայաձև, վիթխարի, տիտանեան:

Gíantship ճայընթշիփ գ. Հսկայութիւն:

Gibbe կիպ գ. Կենդանի ծերացեալ և անպիտան:

To Gíbber կիպըր բ, չ. Կակազել, պապաչել, բարբանջել:

Gíbberish կիպըրիշ գ. Լեզու խանգարեալ, բարբառ աղաւաղ. ծածկաբանութի՛ւ:

Gíbbet ճիպպիթ գ. Կախաղան. փայտ կամ գաւազան խոտորնակի:

To Gíbbet, բ, չ. Հանել 'ի կախաղան:

Gíbbier ճիպպիր գ. Որս վայրենի հաւուց:

Gibbósity կիպպօսիթի գ. Կորութիւն, ուռոյց, բարձրութիւն:

Gíbbous կիպպըս ած. Կոր, կորնթարդ, ուռուցեալ. սապատողն:

Gíbbousness կիպպըսնէս գ. Կորութիւն, կորնթարդութիւն:

Gíbcat կիպքէթ գ. Կատու ծերացեալ:

Gibe ճայպ գ. Այպն, կատակ, արհամարհանք:

To Gibe, բ, չ. Այպանել, արհամարհել:

To Gibe, բ, ն. Ծաղր առնել, անարգել, արհամարհել:

Gíber ճայպըր գ. Այպանող, արհամարհող, կատակող:

Gíbingly ճայպինկլի մ. Կատականօք, արհամարհանօք:

Gíblets ճիպլէթս գ. Մասունք սագի հատեալ՝ մինչև խորովել:

Gíbstaff կիպսթէֆ գ. Գաւազան ինչ:

Gíddily կիտտիլի մ. Անխորհրդաբար. յեղամտութեամբ. յանհոգս:

Gíddiness կիտտինէս գ. Պտոյտ գլխոյ. յեղամտութիւն, յողդողդութիւն. շրջան, պտոյտ. խաղ, զբօսանք, դեգերանք:

Gíddy կիտտի ած. Որ ունի պտոյտ գլխոյ. շրջանական, որ պտոյտքի. փոփոխական, յողդողդ, անհաստատ. որ պատճառէ պտոյտ գլխոյ. անխորհուրդ, վայրապար, անզգոյշ. տաշեալ, ցնորեալ:

Gíddybrained կիտտիպրէյնտ ած. Ապուշ, անմիտ, անզգոյշ:

Gíddyheaded կիտտիհէտէտ ած. Փոփոխամիտ, անմիտ, անզգոյշ:

Gíddypaced կիտտիփէյսթ ած. Յողդողդ, անհաստատ, խոտորընթաց:

Gíer-eagle ճիր-իկըլ գ. Ազգ արծուոյ:

Gift կիֆթ գ. Ընծայ, պարգև. շնորհք, տուչութիւն. պատարագ, նուէր. կաշառ. ձիրք, կարողութիւն, տուրք:

Gífted կիֆթէտ ած. Տուեալ, ընծայեալ, պարգևեալ. շնորհաձիր, որ ունի զձիրս կամ զշնորհս:

Gig կիկ գ. Խաղալիկ անիւ. կառք փոքրիկ. շանչանն. խեցեմորթ ինչ:

To Gíggle կիկըլ բ, չ. Ծիծաղել բարձրաձայն, քրքիջ բառնալ:

Gíggler կիկլըր գ. Որ ծիծաղի բարձրաձայն, քրքջող:

Gíglet կիկլէթ գ, ած. Բոզ կամ պոռնիկ մանկամարդ. պակշոտ:

Gígot ճիկըթ գ. Ազդր կմ՝ զիստ (ոչխարի):

To Gild կիլտ բ, ն. Օծանել, դրուագել ոսկւով:

Gílder կիլտըր գ. Օծանող ոսկւով:

Gílding կիլտին գ. Ոսկեզօծք, ոսկեզօծութիւն. օծանելն ոսկւով:

Gill ճիլ գ. Փեղկք կամ բացարանք գլխոյ ձկանց. մսան ընդ կտուցաւ հաւուց կամ ընդ կզակաւ մարդոյ. չափ ինչ հեղանիւթոց. կին (առ ընդ կատակս). գետնաբաղեղն (բոյս և ըմպելի):

Gíllhouse ճիլհաուս գ. Վաճառանոց ըմպելւոյ գետնաբաղեղան:

Gílliflower ճիլլիֆլաուըր գ. Շահօքրամ:

Gilt կիլթ գ. Ոսկեզօծք, զառեկ:

Gilt, Կատարեալ ժամանակ to Gild բայի: — head, ոսկեձուկն. (տե՛ս. տիւրկէր պալըղը):

Gílttail կիլթթէյլ գ. Որդն ինչ ոսկետըտուն:

Gim ճիմ ած. Մաքուր, յարդարուն, պճնազարդ:

Gímcrack ճիմգրէգ գ. Խուղնաքեայ կամ չնչին մեքենայ:

Gímlet կիմլէթ գ. Գչիր փոքրիկ:

Gímmal ճիմմըլ գ. Գեղեցիկ ինն մեքենայ:

Gímmer ճիմմըր գ. Մեքենայ. շարժումն:

Gimp կիմփ գ. Անկուած կամ ժապաւէն մետաքսեայ:

Gin ճին գ. Հաղբք, դարանք. տանջանարան, մեքենայ. անիւ, ջրհան. գինի, ըմպելի գիոյ. (ած. արտըճ Թուխումու չէ բաալը):

Gínger ճինճըր գ. Կոճապղպեղ:

Gíngerbread ճինճըրպրէտ գ. Կապայ ինչ:

Gíngerly ճինճըրլի մ. Հեզիկ, մեղմով:

Gíngerness ճինճըրնէս գ. Հեզութիւն, քաղցրութիւն:

Gíngival ճինճիվըլ ած. Լնդաց:

Gíngle ճինկըլ գ. Հնչիւն, զօղանջիւն, շաչիւն:

To Gíngle, բ, չ. Հնչել, զօղանջել:

To Gíngle, բ, ն. Հնչել, հնչեցուցանել, հարկանել:

Gínglimoid կինկլիմօյտ ած. Նման ծըղխնեաց կամ յօդուածոց:

Gínglymus կինկլիմըս գ. Յօդք կամ յօդուածք ոսկերաց:

Gínnet ճիննէթ գ. Կխեշ, ջորի, գրաստ:

Gínseng ճինսէնկ գ. Արմատ ինչ հոտաւէտ:

To Gip կիփ բ, ն. Հանել զփորոտիս ձկնկա ձկան:

Gípsy ճիփսի գ. Գնչու, գնչուհի. սեւամորթ. խորամանկ:

Gírasole ճայրէսօլ գ. Արեւադէմ. ակն ինչ պատուական:

Gird կէրտ գ. Կիտ, խայթ, խայթուած, մարմաջ:

To Gird, բ, ն. Գօտի ընդ մէջ ածել. պատել. կապել, ամրել. զգեցուցանել, ծածկել. կազմել, յօրինել. կատակել, այպանել, արհամարհել. կոցահարել, խայթել:

To Gird, բ, չ. Ծիծաղել, այպանական լինել:

Gírder կէրտըր գ. Գերան, հեծան:

Gírdle կէրտըլ գ. Գօտի, կամար. շրջանակ, շրջապատ, բոլորակ:

To Gírdle, բ, ն. Գօտի ընդ մէջ ածել, կապել, պատել:

Gírdlebelt կէրտըլպէլթ գ. Գօտի, կամար:

Gírdler կէրտլըր գ. Որ յօրինէ գօտիս կամ կամարս: [Gyre.

Gire ճայր գ. Շրջանակ, բոլորակ: Տես

Girl կէրլ գ. Աղջիկ, օրիորդ, մանկամարդ:

Gírlish կէրլիշ ած. Մատաղ, մանկական:

Gírlishly կէրլիշլի մ. Իբրեւ զմատաղ օրիորդ, որպէս օրէն է օրիորդաց կամ մանկամարդաց:

Gírrock կէրրօք գ. Ձուկն ինչ:

Girt կէրթ. Անցեալ ընդունելութիւն to Gird բայի:

Girt կամ Girth կէրթ, կէրթհ գ. Փոկ, ներդք, կապ, գօտի. մէջք:

To Girth, բ, ն. Գօտի ընդ մէջ ածել, կապել կամ պատել փոկով:

Gith կիթհ գ. Արջնդեղ:

To Give կիվ բ, ն. Տալ. ընծայել, մատուցանել. աւանդել. առաջի առնել, ցուցանել. արձակել, բուրել. լքանել, թողուլ. անձնատուր լինել. համարել, դնել 'ի մտի. հաստուցանել, վճարել: To give away, հանել, օտարացուցանել, հրաժարել, թողուլ: To give back, հատուցանել, դարձուցանել անդրէն: To give forth, հանել համբաւ, հրատարակել, պատմել: To give the hand, ձեռն տալ, անսալ, հնազանդիլ: To give over, տեղի տալ, անսալ, զիջանել. թողուլ, 'ի բաց կալ, հրաժարիլ. անձնատուր լինել. համարել կորուսեալ, հատանել զյոյս իւր: To give out, հանել համբաւ, քարոզել, հրատարակել. ստութեամբ ցուցանել, կեղծաւորիլ, երեւեցուցանել: To give up, թողուլ, մեկնիլ, հրաժարիլ. աւանդել զհոգին. տալ, ընծայել. անձնատուր լինել: To give way, տեղի տալ, 'ի բաց կալ, մեկնիլ:

To Give, բ, չ. Անկանիլ 'ի վերայ, յարձակիլ, բախել. տեղի տալ, թուլանալ. ընկրկիլ, յետս դառնալ: To give in, յետս դառնալ, տեղի տալ, ընկրկիլ: To give into, անձնատուր լինել, հաճիլ, ընդունել: To give off, 'ի բաց կալ, զգուշանալ: To give over, դադարել, վերջանալ: To give out, հանել համբաւ, պատմել. տեղի տալ, մեկնիլ, դադարել:

Gíver կիվըր գ. Տուիչ, պարգեւատու:

Gives կիվզ գ. Ոտնակապք:

Gízzard կիզզըրտ գ. Խածկք Թռչնոց. միտք, խորհուրդք (ասի այլաբանօրէն):

Glábrity կլէպրիթի գ. Լերկութիւն, կըճնութիւն:

Glácial կլէշիէլ ած. Սառնային, սառնապատ, սառուցեալ: [զիլ:

To Gláciate կլէշիէյթ բ, չ. Սառիլ, պա-

Glaciátion կլէշիէյշըն գ. Սառոյց, սառն:

Glácious կլէշիըս ած. Սառնանման:

Glácis կլասիս կամ կլէսիս գ. Զառ 'ի Թափ ողորկութիւն որմոյ (ըստ զինուորական ճարտարապետաց), պարսպաջրնք:

Glad կլէտ ած. Ուրախ, զուարթ, խըն-

գամիտ. գոհ, հաճեալ. ուրախարար, բերկրալի, հաճոյական:

To Glad, բ, ն. Ուրախ առնել, զուարթացուցանել, խնդացուցանել:

To Gládden կլէտտըն բ, ն. Զուարճացուցանել, լնուլ խնդութեամբ:

Gládder կլէտտըր գ. Զուարթացուցիչ, ուրախարար:

Glade կլէյտ գ. Անցք կամ շաւիղ յանտառի:

Gláden կամ Gláder կլէյտըն, կլէյտըր գ. Տունկ ինչ հիրկանման:

Gládfulness կլէտֆուլնէս գ. Խնդամտութիւն, զուարճութիւն:

Gladiátor կլէտիէյթըր գ. Սուսերամարտ, սուսերամարտիկ, ըմբիշ, մենամարտիկ:

Gládly կլէտլի մ. Ուրախութեամբ, մտադիւր, խնդագին, հաճութեամբ:

Gládness կլէտնէս գ. Խնդութիւն, զուարթութիւն, բերկրութիւն:

Gládsome կլէտսըմ ած. Զուարթագին, բերկրապատար, խնդալի, զուարթարար:

Gládsomely կլէտսըմլի մ. Զուարթագին:

Gládsomeness կլէտսըմնէս գ. Խնդութի, զուարճութիւն, բերկրութիւն:

Glaire կլէյր գ. Սպիտակուց ձուոյ. նիզակ ինչ առնախնիս:

To Glaire, բ, ն. Ձանգել սպիտակուցիւ ձուոյ:

Glance կլէնս գ. Փայլակն, նշոյլ, շառաւիղ. նետք կիծ հայեցուած աչաց. տեսանի:

To Glance, բ, չ. Փայլատակել, ցոլանալ. քերել առ, քերեալ անցանել. նայել գամագիւտ լինել, սաւառնել:

To Glance, բ, ն. Արկանել (ակն), արձակել (զաչս), դարձուցանել (ըհայեցուածս):

Gláncingly կլէնսինկլի մ. Հարևանցի, քերելով ինն:

Gland կլէնտ գ. Մասն:

Glánders կլէնտըրզ գ. Ախտ ձիոց յորտնըլոյ մասնաց ընդ ործորիմ:

Glandíferous կլէնտիֆէրըս ած. Կաղնաբեր:

Glándule կլէնտիուլ գ. Մասն փոքրիկ:

Glandulósity կլէնտիուլօսիթի գ. Բազմութիւն մասնաց:

Glándulous կլէնտիուլըս ած. Մասնուտ, մասնաւոր:

Glare կլէյր գ. Լոյս, բոց, լուսափայլութիւն, փայլակն, խտղութիւն. աչագին հայեցուած:

To Glare բ, չ. Փայլել, փայլատակել, ցոլանալ, խտղել զաչս. խեթիւ ակնարկել. փողփողել, պերճանալ:

To Glare, բ, ն. Բոց կամ փայլատակունս արձակել, խտղել կամ շլացուցանել զաչս:

Gláreous կլէյրիըս ած. Մաղասաւոր, լի հուզով:

Gláring կլէյրինկ ած. Յայտնի, աշխարհաքարոզ (յանցանք):

Glass կլաս գ. Ապակի. բաժակ. հայելի. գիտակ. աչող: An hourglass, ժամացոյց յաւազոյ. չափ կենաց մարդկան:

Glass, ած. Ապակի, ապակեղէն:

To Glass, բ, ն. Տեսանել իբրև 'ի հայելւոջ. դնել կամ ագուցանել յապակւոջ. պատել կամ օծանել ապակաբեւով:

Glássfurnace կլասֆըրնիս գ. Փուռն կամ հնոց ապակւոյ:

Glássgazing կլասկէյզինկ ած. Որ սակաւ հայի 'ի հայելւոջ, անձնահաճ, մնապարծ:

Glássgrinder կլասկրայնտըր գ. Որ փայլեցուցանէ կամ յղկէ զապակիս:

Glásshouse կլասհաուս գ. Գործատուն ապակեաց:

Glássman կլասմէն գ. Որ վաճառէ ապակիս:

Glássmetal կլասմէթըլ գ. Ապակի հալեալ:

Glásswork կլասուըրք գ. Գործածք ապակւոյ, ապակագործք:

Glásswort կլասուըրթ գ. Բոյս ինչ:

Glássy կլասի ած. Ապակի, ապակեղէն, ապակեայ. դիւրաբեկ. սառնորակ, սառնատեսակ, փայլուն, ջինջ:

Glástonbury thorn կլասթընպէրի թհօրն գ. Ազգ զկեարի:

Glaucóma կլօքօմէ գ. Ախտ ինչ աչաց 'ի թանձրանալոյ խաղողեայ թաղանթին:

Glave կլէյվ գ. Սուսեր մեծ և գերանդաձև:

To Gláver կլէյվըր բ, չ. Ծաղրել, շողոքորթել, մարդելուղել:

To Glaze կլէյզ բ, ն. Զարդարել ապակեօք կամ ապակափեղկիւք. պատել կամ օծանել ապակաբեւով. ապակել. փայլեցուցանել, յղկել:

Glázier կլէյժըր գ. Որ յօրինէ ապակափեղկս:

Glead կամ Glede կլիտ գ. Ցին:

Gleam կլիմ գ. Ճառագայթ, նշոյլ, շող, փայլիւն:

To Gleam, բ, չ. Ճառագայթել, փայլել, ցոլանալ, ծագել:

Gléamy կլիմի ած. Ճառագայթարձակ, նշուլափայլ, շողշողուն, լուսափայլ:

Glean կլին գ. Հասկաքաղութիւն. ճռաքաղութիւն. հաւաքումն:

To Glean, բ, ն. Հասկաքաղ լինել. ճռաքաղ առնել. քաղել, հաւաքել:

Gléaner կլինըր գ. Հասկաքաղ. ճռաքաղ. հաւաքիչ:

Gléaning կլինինկ գ. Հասկաքաղութիւն. ճռաքաղութիւն:

Glebe կլիպ գ. Կոշտ հողոյ, հողակոշտ,

գուղձ, հող. կալուած կամ վիճակ կարգեալ 'ի հասոյթ կղերց:

Glébous կամ Gléby կլէ՛պըս, կլէ՛պի ած. Հողալից. արգաւանդ, արգաւանդահող:

Glee կլի՛ գ. Զուարթութիւն, բերկրութիւն, ցնծութիւն:

Gléeful կլի՛ֆուլ ած. Ուրախ, զուարթ:

Gleek կլիք գ. Երաժշտութիւն, երաժիշտ. երգ, խաղ, զբօսանք:

To Gleek, բ, ն. Խաղ առնել, կատակել:

To Gleen կլին բ, չ. Փայլել, ցոլանալ:

Gleet կլիթ գ. Հոսումն շարաւոյ վիրաց:

To Gleet, բ, չ. Հոսել կամ կայլակել շարաւոյ վիրաց. հոսել, թորել, սորել:

Gléety կլի՛թի ած. Շարաւահիւթ, նման ջնճղի արեան:

Glen կլէն գ. Ձոր, հովիտ:

Glew կլիու գ. Տես Glue.

Glib կլիպ գ. Խոպոպիք հերաց երկայնեալ ղաշօք:

Glib, ած. Կակուղ, ողորկ, սահուն, լպրծուն, դիւրասահ:

To Glib, բ, ն. Ներքինացուցանել:

Glíbly կլի՛պլի մ. Երագ ընթացիւք, արագ, դիւրաւ:

Glíbness կլի՛պնէս գ. Դիւրաշարժութի, արագութիւն, սահումն, ողորկութիւն:

Glide կլայտ գ. Հոսումն, սահումն, անցք, սողոսկումն:

To Glide, բ, չ. Հոսիլ, ծուալիլ. սահիլ, անցանել. սողալ, սողոսկիլ, մտանել, ընդ մըրդիլ:

Glíder կլա՛յտըր գ. Որ ընթանայ կամ սահի, սողոսկօղ:

Glímmer կլի՛մմըր գ. Աղօտ կամ նուաղ լոյս. հանք ինչ:

To Glímmer, բ, չ. Ընդ աղօտ ծագել կամ երեւիլ, լուսանալ, այգանալ. ընդ աղօտ նշմարիլ, աղօտաբար երեւիլ:

Glimpse կլիմփս գ. Աղօտ լոյս, փայլումն կամ փայլակն լուսոյ. նշոյլ, փայլումն. ճաշակ ինն. նշմարանք ինչ, աղօտ տեսութի. ընդ աղօտ տեսիլ:

To Glísten կլի՛սըն բ, չ. Ծագել, փայլատակել, նշողել, ցոլանալ:

Glíster կլի՛սթըր գ. Տես Clyster.

To Glíster, բ, չ. Փայլել, փայլատակել, ցոլանալ, նշողել, շողալ:

Glítter կլի՛թթըր գ. Փայլումն, լոյս, շողիւն. շուք, շքեղութիւն:

To Glítter, բ, չ. Փայլիլ, շողալ, նշողել, ցոլանալ, փայլատակել:

Glítterand կլի՛թթըրէնտ ած. Փայլուն, լուսափայլ, պայծառ, շքեղ:

Glítteringly կլի՛թթըրինկլի մ. Փայլմամբ, լուսափայլ, պայծառապէս:

To Gloar կլօր բ, ն. Թիւր կամ ընդ ականջ հայել:

To Gloat կլօթ բ, չ. Ընդ ականջ կամ խեթիւ ակնարկել:

Glóbard կլօ՛պարտ գ. Փոսուռայ:

Glóbated կլօ՛պէյթէտ ած. Գնտաձեւ, գնտակացեալ:

Globe կլօպ գ. Գունտ. երկրագունտ, երկնագունտ. հողագունտ, երկիր. գունտ կամ խումբ զինուորաց կարգեալ շուրջանակի:

Globóse կլօպօ՛ս ած. Գնտակաձեւ, գնտաձեւ, գնտակակերպ, բոլորշի:

Globósity կլօպօ՛սիթի գ. Գնտակաձեւութի, բոլորութիւն:

Glóbous կլօ՛պըս ած. Տես Globose.

Glóbular կլօ՛պիուլըր ած. Բոլորշի:

Globulária կլօպիուլէ՛րիէ գ. Ծաղիկ ինչ:

Glóbule կլօ՛պիուլ գ. Գնդակ, կայլակ:

Glóbulous կլօ՛պիուլըս ած. Բոլորշի:

To Glómerate կլօ՛մըրէյթ բ, ն. Կծկել, պատատել 'ի կծիկս, գնդել:

Glomerátion կլօմըրէ՛յշըն գ. Կծկումն. կծիկ, գունդ:

Glómerous կլօ՛մըրըս ած. Կծկեալ, պատատեալ 'ի կծիկս, գնդաձեւ:

Gloom կլում գ. Մութ, նսեմութիւն, աղօտութիւն, մուայլ, աղջամուղջ. տխրութիւն, թախծութիւն, տրտմութիւն:

To Gloom, բ, չ. Աղօտաբար փայլել. նսեմանալ, մթանալ, աղօտանալ. տխրիլ, տրտմիլ:

Gloómily կլու՛միլի մ. Աղօտաբար, ընդ աղօտ, մթագին. տխրագին:

Gloóminess կլու՛մինէս գ. Աղօտութիւն, նսեմութի, մթութիւն, աղջամուղջ. տխրութիւն, տրտմութիւն, թախիծ. թանձրամած մթութիւն կամ տխրութիւն:

Gloómy կլու՛մի ած. Նսեմ, աղօտ, մթին, աղջամղջին. տխուր, տրտում, թախծագին. թանձրամած, ամպապատ. թուխ:

Glóried կլօ՛րիտ ած. Փառաւորեալ:

Glorificátion կլօրիֆիքէ՛յշըն գ. Փառաւորութիւն, փառատրութիւն:

To Glórify կլօ՛րիֆայ բ, ն. Փառաւորել, օրհնել, գովել, մեծացուցանել:

Glórious կլօ՛րիըս ած. Անապարծ, գոռոզ, մնափառ, փառասէր. փառաւորեալ, պանծալի, մեծանուն:

Glóriously կլօ՛րիըսլի մ. Փառօք, պանծանօք, շքով:

Glóry կլօ՛րի գ. Փառք, փառաւորութի. պատիւ, գովեստ, համբաւ, գովութիւն. շուք, մեծութիւն. պայծառութիւն, լոյս, լուսափայլութիւն. հպարտութիւն, գոռոզութիւն. պարծանք, պանծանք:

To Glóry, բ, չ. Պարծիլ, պանծալ, մեծապարծիլ, մեծաբանել:

To Glose կլօզ բ, ն. Տես to Gloze.

Gloss կլօս գ. Մեկնութիւն, մեկնաբանութիւն, բացայայտութիւն. պայծառութիւն, լուսափայլութիւն, փայլիւն. անտի ցոյց, պատիր, խաբէութիւն, արտաքին տեսիլ, սեթեւեթք, պաճուճանք:

To Gloss, բ, չ. Մեկնել, բացատրել:

To Gloss, բ, ն. Մեկնել, բացատրել. սեթեւեթել, պաճուճել. յղկել, յօրինել:

Glóssarist կլօ՛սսէրիստ գ. Որ յօրինէ բառագիրք մեկնական:

Glóssary կլօ՛սսէրի գ. Բառագիրք մեկնական:

Glossátor կլօսսէ՛թըր գ. Մեկնիչ, թարգման:

Glósser կլօ՛սսըր գ. Մեկնիչ, թարգման. յղկիչ, փայլեցուցիչ:

Glóssiness կլօ՛սսինէս գ. Ցոլկութիւն, ողորկութիւն, փայլիւն:

Glóssographer կլօ՛սսօկրէֆըր գ. Մեկնիչ, յօրինող բառագրոց. լեզուագիր:

Glóssography կլօ՛սսօկրէֆի գ. Մեկնութիւն, լեզուագրութիւն:

Glóssy կլօ՛սսի ած. Փայլուն, ողորկ, յղկեալ, լուսափայլ:

Glove կլըվ գ. Ձեռոցք, թաթպան:

To Glove, բ, ն. Ձեռոցս ագուցանել, ծածկել կամ պատել զձեռս:

Glóver կլը՛վըր գ. Թաթպանագործ, ձեռոցավաճառ:

To Glout կլա՛ուտ բ, չ. Խոժոռ դէմս ցուցանել, դժգմնիլ:

Glow կլօ գ. Արտաշիկութիւն, եռանդն, բորբոք, ջերմութիւն. փայլիւն, կարմրութիւն, պայծառութիւն, լուսափայլութիւն, շառագնութիւն:

To Glow, բ, ն. Վառել, բորբոքել:

To Glow, բ, չ. Արտաշիկանալ, ջեռնուլ. կարմրիլ, կարմրանալ. փայլիլ, ցոլանալ, վառիլ. զայրագնիլ, զայրանալ, շառագնիլ:

Glów-worm կլօ՛-ուըրմ գ. Փոսուռայ:

Gloze կլօզ գ. Մարդկելուզութիւն, փաղաքշանք, շողոքորթութիւն, շողմոգութիւն, հրապոյրք. սեթեւեթք, սուտ պաճուճանք:

To Gloze, բ, չ. Շողոմել, շողոքորթել, փաղաքշել, հրապուրել. մեկնել, բացատրել: Տես to Gloss.

Glue կլիու գ. Սոսինձ, շաղախ, խիւս, շփէժ:

To Glue, բ, ն. Մածուցանել, սոսնձել, ըմբռնել. յօդել, կապել. միաւորել:

Glúeboiler կլիու՛պօյլըր գ. Սոսնձագործ, սոսնձավաճառ:

Glúer կլիու՛ըր գ. Որ սոսնձէ կամ մածուցանէ:

Glum կլըմ ած. Խոժոռ, խիստ, դաժան:

Glut կլըտ գ. Կլանելն. անյագութիւն. յագեցումն, յափրութիւն, ձանձրութիւն. առաւելութիւն, զեղումն. լիցք, խճողումն:

To Glut, բ, ն. Կլանել, անյագ ուտել, լափլիզել. յագեցուցանել, լնուլ, խճողել. յափրացուցանել, ձանձրացուցանել:

Glútinous կլիու՛տինըս ած. Սոսնձային, մածուցիկ, կաւական:

Glútinousness կլիու՛տինըսնէս գ. Խէժային կամ սոսնձային հանգամանք, կաւականութիւն:

Glútton կլը՛տտըն գ. Որկորամոլ, որովայնապարար, անյագ:

To Glúttonise կլը՛տտընայզ բ, չ. Անյագ ուտել, զեղխիլ, շուայտիլ:

Glúttonous կլը՛տտընըս ած. Անյագ, շատակեր, զեղխ, որովայնապարար:

Glúttonously կլը՛տտընըսլի մ. Անյագ, զեղխութեամբ, շուայտութեամբ:

Glúttony կլը՛տտընի գ. Որկորաժէտութիւն, որկորուստ, շուայտութիւն:

Glúy կլիու՛ի ած. Սոսնձային, խէժային, մածուցիկ, կաւական:

Glyn կլին գ. Ձոր, հովիտ:

To Gnar կամ to Gnarl նար, նարլ բ, չ. Քրթմնջել, տրտնջել, աղաղակել, սաստել:

Gnárled նա՛րլէտ ած. Ոստալից:

To Gnash նաշ բ, ն. և չ. Կրճտել զատամունս. զայրիլ, դժկամակիլ, դժգմնիլ:

Gnat նատ գ. Մժեղ, մժղուկ:

Gnátflower նա՛տֆլաուըր գ. Ծաղիկ ինչ:

Gnátsnapper նէ՛տսնէփփըր գ. Թռչուն ինչ:

To Gnaw նօ բ, ն. Կրծել. ուտել, մաշել, ծախել, սպառել. խածանել. կտտել ատամամբք:

To Gnaw, բ, չ. Կրծել, ուտել, խածատել:

Gnáwer նօ՛ըր գ. Կրծող, խածատող:

Gnómon նօ՛մօն գ. Սլաք արեգակնային ժամացուցից:

Gnómonics նօ՛մօնիքս գ. Ստուերագրութիւն, ստուերաչափութիւն:

Gnóstic նօ՛ստիք գ. Գնոստիկեան հերետիկոս:

To Go կօ բ, չ. Երթալ, խաղալ, քայլել, շրջիլ, ընթանալ. ելանել, մեկնիլ. դիմել, յառաջել, անցանել. ճանապարհորդել. յառաջադէմ լինել. դառնալ, շրջիլ. ընկերել, երթալ ընդ. միջամուխ լինել, տալ զանձն. զանց առնել, թողուլ. անկանիլ, զիջանիլ. նուաղիլ. փախչիլ, հեռանալ. ձգիլ, բերիլ, շարժիլ. սահիլ, ճանաչիլ. մնալ. յղի լինել. ծախիլ, մաշիլ, կորնչիլ. առաւելուլ, մեծանալ, սփռիլ, տարածիլ, ընդարձակիլ. մուտ գտանել, ունել զտեղի, յարգոյ լինել, արժել. անցանել յօ

ընեա, լինել առողջութիւն, յաձախել. մըտանել 'ի բաղադրութիւն, պիտոյանալ. ուսարտիլ, վճարիլ: To go about, Հնարս հնարել, ջանալ, պատկառել կալ: To go aside, խոտորիլ, զարտուղիլ, անցանել: To go between, միջնորդ լինել: To go by, առընթեր անցանել. ձանաչել, 'ի միտ առնուլ, գտանել: To go down, իջանել. հաճոյ կամ ընդունելի լինել: To go in and out, մտանել և ելանել. ազատ լինել: To go off, մեռանիլ, վախճանիլ. մեկնիլ, գնալ 'ի բաց, հեռանալ: To go on, յարձակիլ կամ դիմել 'ի վերայ. յառաջել. յառաջ վարել, հանապազորդել: To go over, անցանել յայն կոյս, վարարանջել, ապստամբիլ: To go out, շիջանիլ, անցանել. երթալ, գնալ: To go through, անցանել ընդ, փորձել. կատարել, առնել. կրել, ընդ փորձ անցանել, արկանել զանձն: To go upon, ունել, հաստատիլ 'ի վերայ: I was going to say, ունէի ասել:

Go-to! կօ-թու՛ ձյ. Օ՛ն, աղէ, արդ:

Go-between կօ-պիթուին գ. Միջնորդ, կաւատ:

Go-by կօ-պայ գ. Խաբէութիւն, պատրանք, խորամանկութիւն: [նիկ):

Go-cart կօ-քարթ գ. Սահեղագունդ, (ձըռ-

Goad կօտ գ. Խթան:

To Goad, բ, ն. Խթանել. գրգռել, շարժել, մղել, վարել:

Goal կօլ գ. Կէտ կամ սահման ձիընթացից. նպատակ. վերջին վախճան, միտք, դիտաւորութիւն:

Goar կօր գ. Ծայր:

Goat կօթ գ. Այծ. նոխազ:

Goátbeard, Goátmarjoram կօթպիրտ, կօթմարճըրըմ գ. Քօշամօրուք (բոյս):

Goátchafer կօթչէյֆըր գ. Միջատ ինչ:

Goáthard կօթհարտ գ. Այծարած:

Goátish կօթիշ ած. Նման այծի կամ նոխազի. վաւաշ, պակշոտ:

Gob, Góbbet կօպ, կօպպէթ գ. Դոյզն ինչ, պատառ, մասն, կտոր, նշխար, հատոր:

To Góbbet, բ, ն. Կլանել իբրև զպատառ:

To Góbble կօպպըլ բ, ն. Կլանել, լափլըփել, անյագ ուտել:

Góbbler կօպպլըր գ. Կլանող, լափլփող:

Góblet կօպլէթ գ. Տաշտ, սկահ, բաժակ:

Góblin կօպլին գ. Ոգի, այս, ուրուական, ցնորք, առ աչօք երևոյթ:

God կօտ գ. Աստուած. դիք, կուռք. դիւցազուն:

To God, բ, ն. Աստուածացուցանել, դիւցազնացուցանել, պաշտել:

Gódchild կօտչայլտ գ. Սան (կնքահօր կամ կնքամօր):

Góddaughter կօտտօթըր գ. Սան (կնքահօր կամ կնքամօր՝ յիգական սեռի):

Góddess կօտտէս գ. Աստուածուհի:

Góddess-like կօտտէս-լայք ած. Նման աստուածուհւոյ, դիւցազնական:

Gódfather կօտֆաձըր գ. Կնքահայր:

Gódhead կօտհէտ գ. Աստուածութիւն. դիք, չաստուած:

Gódless կօտլէս ած. Անաստուած, ամբարիշտ, անօրէն:

Gódlike կօտլայք ած. Աստուածանման, երկնային, չնաշխարհիկ:

Gódling կօտլին գ. Դիւցազուն, դիք, ստորին աստուած:

Gódliness կօտլինէս գ. Աստուածպաշտութիւն, բարեպաշտութիւն:

Gódly կօտլի ած. Աստուածապաշտ, երկիւղած, առաքինի:

Gódly, մ. Աստուածպաշտութեամբ, առաքինաբար:

Gódlyhead կօտլիհէտ գ. Աստուածպաշտութիւն, առաքինութիւն:

Gódmother կօտմըձըր գ. Կնքամայր:

Gódship կօտշիփ գ. Աստուածութի. դիք:

Gódson կօտսըն գ. Սան (կնքահօր կամ կնքամօր՝ յարական սեռի):

Gódward կօտուօրտ ած. Առ Աստուած:

Gódwit կօտուիթ գ. Սալամբ (տձ. չիլ):

Gódyeld կամ Gódyield կօտեէլտ, կօտեիլտ մ. Հովանի լիցի Աստուած:

Góel կօէլ ած. Դեղին:

Góer կօըր գ. Գնացող, ընթացող:

To Góggle կօկկըլ բ, չ. Շիլ ակնարկել, հայել ընդ ակամբ:

Góggle-eyed կօկկըլ-այտ ած. Շիլ, շլահայեաց:

Góing կօյին գ. Գնացք, ընթացք. յղութիւն. մեկնիլն, բաժանումն, երթ:

Góla կօլէ գ. Տես Cymatium.

Gold կօլտ գ. Ոսկի. դրամ, դահեկան:

Góldbeater կօլտպիթըր գ. Ջառեկագործ կամ թիթեղնագործ (ոսկւոյ):

Góldbeater's skin կօլտպիթըրզ սքին գ. Կաշի ջառեկագործի:

Góldbound կօլտպաունտ ած. Ոսկեկապ, ոսկեհուռ, ոսկեկազմ:

Gólden կօլտըն ած. Ոսկեղէն, ոսկի. պայծառ, փայլուն, ոսկեճաճանչ. դեղին, ոսկեգոյն. ընտիր, ազնիւ, պատուական. ոսկեղէն (դար):

Góldenly կօլտընլի մ. Պայծառապէս, զըւարթագին:

Góldfinch կօլտֆինչ գ. Խայտիտ, եկքանիկ. (տձ. սադա գուշու):

Góldfinder կօլտֆայնտըր գ. Մաքրիչ լըւալեաց. մաղաստակ:

Góldhammer հօ՛լտհէմմըր գ. Ցախսարեկ. (այծ. չալը պիւլպիւլիւ):
Gólding հօ՛լտին գ. Ազգ խնձորոյ:
Góldney հօ՛լտնի գ. Ձուկն ինչ:
Góldpleasure հօ՛լտփլէժըր գ. Խոտ ինչ:
Góldsize հօ՛լտսայզ գ. Սոսինձ ոսկեգոյն կամ դեղին:
Góldsmith հօ՛լտսմիթհ գ. Ոսկերիչ. ոսգանաւոր:
Góldylocks հօ՛լտիլօքս գ. Ակամնջուկ (բոյս):
Goll հօլ գ. Ձեռն, թաթ:
Gome հօմ գ. Ադամեղի ճարպ անուոյ կառաց:
Gomphósis հօմֆօ՛սիս գ. Յօդուած ինչ:
Góndola հօ՛նտօլա գ. Կոնտոլա:
Gondolíer հօնտօլի՛ր գ. Կոնտոլավար:
Gone հօն. Անցեալ ընդունելութիւն to Go բային: Գնացեալ. յառաջեալ. անցեալ. հատեալ, կորուսեալ. մեռեալ, ջնջեալ:
Gónfalon կամ Gónfanon հօ՛նֆէլըն, հօ՛նֆէնըն գ. Խաչվառ, դրօշ, դրօշակ:
Gonorrhoéa հօնօրրի՛է գ. Սերմնակաթութ:
Good հուտ ած. Բարի, լաւ, ընտիր, գեղեցիկ, ազնիւ, պատուական. քաջ. առողջ, քաջառողջ. անվնաս, անապական. առողջարար, օգտակար. կարևոր, պիտանի. յարմար, 'ի դէպ, վայելուչ. խրատացի, արժանի. ողջոյն, անթերի, լի, հաստատուն, ստոյգ, հաւաստի. օրինաւոր, վաւերական, վկայեալ. յաջողակ, բանիբուն, կիրթ, քաջավարժ. երջանիկ, բարեբաստիկ. յարգոյ, մեծարու. ուրախ, խնդագին. բազում, շատ. հարուստ, մեծատուն, ընչեղ. ձեռնհաս, բաւական. հաւատարիմ, արժանաւոր, արժանահաւատ. առաքինի, պարկեշտ, բարեսէր, արդար. քաղցր, բարեբար, բարեբարոյ, սիրելի, հաճոյական, ցանկալի. ուրախալի. միամիտ, բարեմիտ. մտադիւր, ինքնակամ, յօժարամիտ: As good as, իբրև, որպէս, ըստ. իբր, գոգցես, ոչինչ ընդհատ, ոչինչ աւելի կամ պակաս քան: In good time, 'ի դէպ ժամու, 'ի ժամու: In good sooth, արդեամբք, իրապէս, հաւաստեաւ, հաստատութեամբ: To make good, ունել, պահել, պաշտպանել, չթողուլ. հաստատել, պնդել, ցուցանել, հաւաստի առնել. լնուլ, կատարել, կնքել:
Good, գ. Բարիք, բարութիւն, բարերարութիւն. օգուտ, նպաստ, շնորհք, յաջողութիւն. արդիւնք, հաւատալիք, ստուգութիւն. առաքինութիւն, ուղղութիւն, արդարութիւն. ազնուութիւն, ազնուականութիւն:
Good, մ. Բարիոք, բարւոք, քաջ: As good, այնպէս, որպէս, ըստ որում, ոչինչ ընդհատ, ապաքէն:
Good, միջ. Աղէ, քաջ է, և կարի քաջ:
Good-condítioned հուտ-քօնտի՛շընտ ած. Բարւոք, բարեվիճակ, հաստուն, պատրաստ:
Good-féllow հուտ-ֆէ՛լլօ գ. Ընկեր զուարճութեան:
Good-féllowship հուտ-ֆէ՛լլօշիփ գ. Զուարթարար ընկերութիւն:
Good-mánners հուտ-մէ՛ննըրզ գ. Ազնուաբարոյութիւն, քաղաքավարութիւն:
Good-nátured հուտ-նէ՛յչըրտ ած. Քաղցըր, բարեմոյն, մարդասէր:
Good-nów հուտ-նաու միջ. Քաջ է, բարւոք է, աղէ:
Góodliness հու՛տլինէս գ. Գեղեցկութիւն, ազնուութիւն, բարութիւն:
Góodly հու՛տլի ած. Գեղեցիկ, ազնիւ, բարի, շնորհաշուք, վայելչագեղ, պանծալի. ծաղկեայ, նկարէն. յարդարուն, զարդարեալ. բարեբաստիկ, զուարճալի:
Góodly, մ. Գեղեցիկ իմն, վայելչապէս, կարի քաջ:
Góodlyhood հու՛տլիհուտ գ. Գեղեցկութիւն, ազնուութիւն:
Góodman հու՛տմէն գ. Բարեկամ, այր դու. տէր, տանուտէր:
Góodness հու՛տնէս գ. Բարութիւն, լաւութիւն, ազնուութիւն. բարերարութի, մարդասիրութիւն, երախտիք, շնորհք:
Goods հուտզ գ. Կահ, կարասիք, զարդք. ինչք, մեծութիւնք, ստացուածք, կալուածք. վաճառք:
Góody հու՛տի գ. Կին բարեբարոյ, պարզամիտ:
Góodyship հու՛տիշիփ գ. Պարզամտութիւն կնոջ:
Goose հուս ('ի յոգնականին Geese կիզ) գ. Սագ. ապուշ, թանձրամիտ, ագէտ, յիմար. երկաթի գործի ինչ դերձակաց:
Góoseberry հու՛զպէրրի գ. Թուփ փշալից որ բերէ խաղողանման պտուղս:
Góosecap հու՛սքէփ գ. Ապուշ կամ ախմար ոք:
Góosefoot հու՛սֆուտ գ. Խոտ ինչ:
Góosegrass հու՛սկրաս գ. Բոյս ինչ:
Górbellied հօ՛րպէլլիտ ած. Մեծափոր, գիրապարար:
Górbelly հօ՛րպէլլի գ. Որովայն լցեալ կամ յագեալ:
Gord հօրտ գ. Գործի ինչ խաղալոյ:
Gore հօր գ. Արիւն հեղեալ կամ հոսեալ. արիւն թանձրացեալ կամ շարաւալից:
To Gore, ե, չ. Հարկանել, վիրաւորել, պատառել. խթել, խեթկել:
Gorge հօրճ գ. Կոկորդ, որկոր, փող պարանոցին, խուշափող. խածի (թռչնոց). նիւթ կլլեալ:

To Gorge, բ, չ. Լնուլ, խճողել, յագեցուցանել. կլանել:

Górgeous կօ՛րճըս ած. Սեգ, շքեղ, հոյակապ, պայծառ, փողփողուն, գեղեցիկ:

Górgeously կօ՛րճըսլի մ. Պերճաբար, շքեղաբար, պայծառապէս:

Górgeousness կօ՛րճըսնէս գ. Պերճութի, շքեղութիւն, պայծառութիւն: [նոցի:

Górget կօ՛րճէթ գ. Պահպանակ պարա-

Górgons կօ՛րկընս գ. Գորգոնեայք (դիք):

Górmand կօ՛րմէնտ գ. Շատակեր, որկորամոլ:

To Górmandize կօ՛րմէնտայզ բ, չ. Անյագ ուտել, զեղխել:

Gormandízer կօրմէնտա՛յզըր գ. Շատակեր, լափլիզող:

Gorse կօրս գ. Թուփ ինչ:

Góry կօ՛րի ած. Արիւնաշաղախ, արեամբ թաթաւեալ. արիւնահեղ, արիւնռուշտ:

Góshawk կօ՛սհօք գ. Ազգ բազէի:

Gósling կօ՛զլին գ. Ձագ սագու:

Góspel կօ՛սփըլ գ. Աւետարան:

To Góspel, բ, չ. Ունել յանձին զխորհրդաւորութիւն աւետարանին:

Góspeller կօ՛սփէլըր գ. Աւետարանակարդաց (աղանդաւոր):

Góssamer կօ՛սըմըր գ. Բամբակաձև ազուամազք բուսոց որ թռչին յօդս:

Góssip կօ՛սիփ գ. Կնքահայր կամ կնքամայր. զրոյց, հանդստակից. շաղակրատ կամ լեզուագար կին:

To Góssip, բ, չ. Շատախօս լինել, շաղակրատել. զրոյց լինել շուայտութեան կամ արբեցութեան:

Góssipred կօ՛սիփրէտ գ. Կնքահայրութիւն կամ կնքամայրութիւն:

Gósting կօ՛սթին գ. Խոտ ինչ:

Got կօթ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Get բայի:

Gótten կօ՛թըն. Անցեալ ընդունելութի to Get բայի:

Goud կաուտ գ. Խոտ ինչ:

Gove կօվ գ. Համբար, շտեմարան:

To Gove, բ, ն. Համբարել:

To Góvern կը՛վըրն բ, ն. Կառավարել, վարել, ուղղել. կարգել, յարմարել, ունել 'ի չափու. խնդիր առնուլ, պահանջել զխնդիր (ըստ քերականաց). ղեկավարել զնաւն:

To Góvern, բ, չ. Տիրել, տիրապետել:

Góvernable կը՛վըրնէպլ ած. Կառավարելի կամ ուղղելի, հլու, հնազանդ:

Góvernance կը՛վըրնէնս գ. Կառավարութիւն, հրամանատարութիւն. առաջնորդութիւն, վերակացութիւն. եղանակ, ընթացք (ոչ է 'ի կիր):

Góvernant կը՛վըրնէնթ գ. Կին դաստիարակ կամ խնամածու:

Góverness կը՛վըրնէս գ. Կին կառավար, վարիչ. կին դաստիարակ կամ խնամածու:

Góvernment կը՛վըրնմէնթ գ. Կառավարութիւն. իշխանութիւն, տէրութի, պետութիւն. վերակացութիւն, տեսչութի. եղանակ կառավարութեան. հնազանդութիւն. շարժումն. խնդրառութիւն (ըստ քերականաց):

Góvernour կը՛վըրնըր գ. Կառավար, վարիչ. պետ. ոստիկան, քաղաքապետ, վերակացու. մանկածու, դաստիարակ, խընամակալ, հոգաբարձու. ղեկավար, նաւուղիղ:

Gouge կաուճ գ. Կարոց ինչ:

Gourd կուրտ գ. Դդմենի. դդում:

Goúrdiness կօ՛րտինէս գ. Ուռոյցք ինչ յոտս ձիոց:

Goúrnet կը՛րնէթ գ. Ձուկն ինչ:

Gout կա՛ութ գ. Յօդացաւութիւն, ոտնացաւութիւն, ձեռնացաւութիւն. կաթիլ, կաթուած:

Gout կու գ. Ճաշակ, ախորժակ:

Góutwort կա՛ութուըրթ գ. Խմի (խոտ):

Góuty կա՛ութի ած. Յօդացաւ, յօդուածացաւ. յօդացաւութեան:

Gown կա՛ուն գ. Պճղնաւոր. շրջազգեստ կանանց. պատմուճան, ալաբողոն. զգեստ կամ արկանելի երկայն:

Gówned կա՛ունտ ած. Պատմուճանազգեստ, պատմուճանաւոր:

Gównman կա՛ունմէն գ. Այր պատմուճանազգեստ:

To Grábble կրէ՛պըլ բ, չ. Շօշափել անխտիր, զննել ձեռօք: [զգետնել:

To Grábble, բ, ն. Տարածել ընդ երկիր,

Grace կրէյս գ. Շնորհք, պարգևք, երախտիք, բարեկամութիւն, սէր, հաճութիւն. շնորհ կամ շնորհք աստուածային. թողութիւն, ներումն. նպաստ, բարերարութիւն. իշխանութիւն, ազատութիւն, առանձնաշնորհութի: Շնորհք (աստուածուհիք ըստ բանաստեղծից). շնորհ, վայելչութիւն, գեղեցկութիւն. վայելչաբանութիւն, պերճաբանութիւն. զարդ, ծաղիկ. առաքինութիւն. զօրութիւն, ազդուութիւն. շնորհք կամ գթութիւն (պատուանուն դքսից և արքեպիսկոպոսաց). գոհութիւն, շնորհակալութիւն. օրհնութիւն սեղանոյ. գոհութիւն զկնի սեղանոյ:

To Grace, բ, ն. Շնորհազարդել, պըճնել, փառաւորել, մեծացուցանել, բարձրացուցանել. շնորհս առնել, բարերարել:

Gráce-cup կրէ՛յսքըփ գ. Բաժակ կամ նուագ զկնի գոհութեան սեղանոյ:

Graced կրէյսդ ած. Շնորհալի, շնորհագեղ, վայելուչ, գեղեցիկ, չքնաղ, մաքրափայլ:

Gráceful կրէյսֆուլ ած. Շնորհալի, շնորհաշուք, վայելուչ, գեղեցիկ, գեղաղէշ, շնորհազարդ, նազելի:

Grácefully կրէյսֆուլլի մ. Շնորհաշուք վայելչութեամբ, վայելուչ իմն, նազելի:

Grácefulness կրէյսֆուլնէս գ. Վայելչութիւն, գեղեցկութիւն, շնորհք:

Gráceless կրէյսլէս ած. Ապաշնորհ, ապիրատ, չարաշուք, անզգամ:

Grácile կրէսիլ ած. Վտիտ, նիհար, նուրբ, տկար:

Grácilent կրէսիլէնթ ած. Նիհար, վտիտ:

Gracílity կրէսիլիթի գ. Վտտութիւն, նիհարութիւն:

Grácious կրէյշըս ած. Բարեշնորհ, շնորհածիր, բարերար, մարդասէր. քաղցր, բարեգութ, գթած, ողորմած, շնորհապարտ. հաճոյ, հաճոյական, ընդունելի. ընտիր, առաքինի, շնորհազարդ. վայելուչ, շնորհալի:

Gráciously կրէյշըսլի մ. Շնորհօք, գթասիրաբար, քաղցրութեամբ. վայելչաբար, գեղեցիկ իմն:

Gráciousness կրէյշըսնէս գ. Բարերարութիւն, մարդասիրութիւն, քաղցրութի. վայելչութիւն, շնորհաշուք եղանակ:

Gradátion կրէտէյշըն գ. Յառաջացումն աստիճանաւ կամ կարգաւ, աստիճան, կարգ, յառաջատութիւն:

Grádatory կրէտէթըրի գ. Աստիճանք տաճարին կամ եկեղեցւոյ:

Grádient կրէտիէնթ ած. Քայլողական, ընթացողական, որ քայլէ:

Grádual կրէտիուըլ ած. Աստիճանաւոր, աստիճանական, որ գնայ ըստ աստիճանի:

Grádual, գ. Աստիճան:

Graduálity կրէտիուէլիթի գ. Աստիճանաւորութիւն, աստիճանաւ կամ կարգաւ յառաջատութիւն:

Grádually կրէտիուըլլի մ. Աստիճանաւ, կարգաւ, ոտն առ ոտն, առ սակաւ սակաւ:

Gráduate կրէտիուէյթ գ. Աստիճանաւոր, պաշտօնաւոր, որ ունի աստիճան կամ պատիւ:

To Gráduate, ի, ն. Տալ աստիճան ինչ կամ պատիւ. բաժանել կամ որոշել յաստիճանս, աստիճանել. աճեցուցանել, առաւելուլ, բարձրացուցանել:

Graduátion կրէտիուէյշըն գ. Յառաջացումն աստիճանաւ կամ կարգաւ. աճումն, առաւելութիւն. բարձրութիւն պատուոյ, յառաջադիմութիւն յուսմութեան կամ ՚ի պաշտաման:

Graff կրաֆ գ. Փոս, խրամ, խորխորատ: Տես Grave.

Graft կրաֆթ գ. Պատուաստ:

To Graft, ի, ն. Պատուաստել. միաւորել, յարել, կցել, կցորդել:

To Graft, ի, չ. Պատուաստել, առնել զպատուաստումն:

Gráfter կրաֆթըր գ. Պատուաստիչ:

Grail կրէյլ գ. Մանր մասունք իրաց, հատ:

Grain կրէյն գ. Հատ. ցորեան. սերմն, կորիզ. գարեհատ (կշիռ). կարմիր, հատք կարմրոյ. երակ կամ հիւսուած փայտի. բնաւորութիւն, միտք, կամք, սիրտ, միտումն. երես, մակերեւոյթ. անհարթութի:

Grain of allowance, ներումն, զիջումն:

Gráined կրէյնտ ած. Անհարթ, պխակացեալ:

Grains կրէյնզ գ. (անեզական). Գիրտ կամ մնացուած գարեջրոյ:

Gráiny կրէյնի ած. Հատալից, քաջահատ:

Gramércy կրէմըրսի մկ. Ո՛հ, յուշ տէր, ողորմեա ինձ:

Gramíneous կրէմինիըս ած. Սիզային:

Graminívorous կրէմինիվըրըս ած. Սիզակեր, խոտաճարակ:

Grámmar կրէմմըր գ. Քերականութիւն, քերթողութիւն:

Grámmar-school կրէմմըր-սքուլ գ. Դպրոց քերականութեան:

Grammárian կրէմմէրիըն գ. Քերական, քերթող, գրամատիկոս:

Grammátical կրէմմէթիքըլ ած. Քերականական, քերթողական:

Grammátically կրէմմէթիքըլլի մ. Քերականօրէն, ըստ քերականական կանոնաց:

Grammaticáster կրէմմէթիքէսթըր գ. Տգէտ քերական կամ քերթող:

Grámple կրէմփըլ գ. Խեցգետին ինչ:

Grámpus կրէմփըս գ. Խեցեմորթ ինչ:

Gránary կրէնըրի գ. Շտեմարան ցորենոյ, համբարանոց:

Gránate կրէնէթ. Տես Granite.

Grand կրէնտ ած. Մեծ, երեւելի, աւագ, գլխաւոր, առաջին, մեծարոյ, պատուական, ծանր, անհնարին. մեծիմաստ, ազնուական:

Grándam կրէնտէմ գ. Հանի. կին պառաւեալ:

Grándaughter կրէնտօթըր գ. Թոռնեակ, դուստր որդւոյ կամ դստեր:

Grándchild կրէնտչայլտ գ. Թոռն, որդի կամ դուստր ուստեր կամ դստեր:

Grandée կրէնտի գ. Այր մեծ կամ երեւելի, աւագ. մեծամեծք, աւագօրեար:

Grandévity կրէնտէվիթի գ. Բազմամեա-

մանուկեայ աւուրբ, հնաւուրց հասակ, ծերութիւն:

Grandévous կրէնտի՛վըս ած. Հնաւուրց, բազմաժամանակեայ, ծեր:

Grándeur կրէ՛նճըր գ. Մեծութիւն, շուք. բարձրութիւն, գերազանցութիւն:

Grándfather կրէ՛նտֆաթըր գ. Հաւ, պապ:

Grandífic կրէնտի՛ֆիք ած. Մեծարար, մեծացուցիչ:

Grándinous կրէ՛նտինըս ած. Կարկտալից, կարկտաբեր:

Grándity կրէ՛նտիթի գ. Մեծութի, բարձրութիւն, վսեմութիւն:

Grándmother կրէ՛նտմըթըր գ. Հանի:

Grándsire կրէ՛նտսայր գ. Հաւ, պապ. նախահայր, նախնի:

Grándson կրէ՛նտսըն գ. Թոռն:

Grange կրէնճ գ. Տուն կամ բնակութիւն երկրագործայ, կալուած գեղջ:

Gránite կրէ՛նիթ գ. Որձաքար, խասաքար, (կրա՛նիթ):

Granívorous կրէնի՛վորըս ած. Ունդակեր:

Gránnam կրէ՛ննըմ գ. Հանի:

Grant կրանթ գ. Շնորհումն, տուչութի. շնորհք, պարգև, ձիր. Թոյլտուութիւն, զիջումն, հաւանութիւն, յանձնառութի:

To Grant, բ, ն. Շնորհել, ներել, անալ, հաճիլ, հաւանիլ, հաստատել, ենթադրել. տալ, պարգևել:

Grántable կրէ՛նթէպըլ ած. Շնորհելի, ներելի, զիջանելի:

Grantée կրէնթի՛ գ. Շնորհընկալ, երախտագիտ, պատճառեալ:

Grántor կրէ՛նթըր գ. Պարգևատու, շնորհատու, որ տայ արտօնութիւն ինչ:

Granulary կրէ՛նիուլէրի ած. Հատաձև, հատանման, մանրախիտ:

To Granulate կրէ՛նիուլէյթ բ, չ. Ձևանալ 'ի հատ, հատաձև լինել:

To Granulate, բ, ն. Հատանել 'ի մանր մասունս, կազմել 'ի հատս. կտել, պխտակացուցանել:

Granulátion կրէնիուլէ՛յշըն գ. Հատանելն կամ փշրելն 'ի փոքրիկ հատս:

Gránule կրէ՛նիուլ գ. Հատ, հատիկ:

Gránulous կրէ՛նիուլըս ած. Հատալից, լի փոքրիկ հատովք:

Grape կրէյփ գ. Խաղող: A bunch of grapes, ողկոյզ:

Grápestone կրէ՛յփսթօն գ. Կորիզ խաղողոյ:

Gráphical կրէ՛ֆիքըլ ած. Գծագրեալ, նկարագրեալ, քաջ ձևացեալ:

Gráphically կրէ՛ֆիքըլի մ. Քաջ գծագրութեամբ, նկարագրաբար, գեղեցիկ ստորագրութեամբ:

Grápnel կրէ՛փնըլ գ. Փոքրիկ խարիսխ նաւու. ճանկ ինչ:

Grápple կրէ՛փփըլ գ. Կռիւ ձեռամբացի, բռնամարտութիւն. կռիւ, մարտ. ճանկ:

To Grápple, բ, ն. Սեւեռել. հաստատել. ճանկել, ունել, ըմբռնել:

To Grápple, բ, չ. Կռուիլ, մարտնչիլ, հարկանել զմիմեանս:

Grápplement կրէ՛փփըլմէնթ գ. Կռիւ, բռնամարտութիւն: [պռուռն:

Gráshopper կրա՛սհօփփըր գ. Ծղրիդ. ճը-

Grásier կրէ՛յժըր գ. Տես Grazier.

Grasp կրասփ գ. Ըմբռնումն, ունելութեան, ձեռն. իշխանութիւն:

To Grasp, բ, ն. Պինդ ունել, ըմբռնել կամ ունել ձեռամբ:

To Grasp, բ, չ. Ձեռն արկանել, ջանալ ունել. խլել. ճանկել, ունել:

Grásper կրա՛սփըր գ. Ըմբռնող, որ ըմբռնէ կամ պինդ ունի:

Grass կրաս գ. Խոտ, դալար, բանջար, դեղ դալար, դալարի:

To Grass, բ, չ. Արածիլ, ճարակիլ, արօտական կամ խոտաճարակ լինել. դալարանալ:

Grássiness կրա՛սսինէս գ. Դալարութիւն, խոտաւէտութիւն:

Gráss-plot, կրա՛ս-փլօթ գ. Խոտաւէտ տեղի, փոքրիկ մարգագետին:

Grássy կրա՛սսի ած. Խոտաւէտ, խոտալից, դալարի:

Grate կրէյթ գ. Վանդակ երկաթի, վանդակ, կասկարայ:

To Grate, բ, ն. Քերել քերչաւ. քերել, սրբել, բառնալ. կրճտել (զատամունս). շառաչել. երգիծանել, դառնացուցանել:

To Grate, բ, չ. Խօժոռիլ, նեղիլ, զայրիլ, դառնանալ. շառաչել, շնչել:

Gráteful կրէ՛յթֆուլ ած. Երախտագէտ, շնորհակալու, շնորհընկալ. հաճոյ, քաղցր, բերկրալի, ընդունելի:

Grátefully կրէ՛յթֆուլլի մ. Մտադիւր հաճութեամբ, բազում շնորհակալութեամբ. քաղցրութեամբ, ախորժաբար:

Grátefulness կրէ՛յթֆուլնէս գ. Շնորհակալութիւն, երախտագիտութիւն. հաճութիւն, ընդունելութիւն:

Gráter կրէ՛յթըր գ. Քերիչ:

Gratificátion կրէթիֆիքէ՛յշըն գ. Հաճութիւն, բերկրութիւն, քաղցրութիւն, հեշտութիւն. փոխարէն, հատուցումն:

To Grátify կրէ՛թիֆայ բ, ն. Հաճել, հաճելի լինել, բերկրեցուցանել, սիրելի լինել. շնորհս առնել, երախտագէտ լինել:

Grátingly կրէ՛յթինկլի մ. Խստաբար, խիստ, անհաճոյ ինն լսելեաց:

Grátis կրէ՛թիս մ. Ձրի։

Grátitude կրէ՛թիթիուտ գ. Երախտագիտութիւն, շնորհակալութիւն։

Gratúitous կրէթիու՛իթըս ած. Ձրիական, ձրի. վայրապար, տարապարտ, անտախ։

Gratúitously կրէթիու՛իթըսլի մ. Ձրի, ձրիաբար. վայրապար, ըստ հաճոյից։

Gratúity կրէթիու՛իթի գ. Նուէր, ձիր։

To Grátulate կրէ՛թիուլէյթ բ, ն. Խնդակցիլ, շնորհաւորել։

Gratulátion կրէթիուլէ՛յշըն գ. Ուրախակցութիւն, շնորհաւորութիւն։

Grátulatory կրէ՛թիուլէթըրի ած. Խնդակցութեան, շնորհաւորութեան։

Grave կրէյվ գ. Գերեզման, տապան, գամբարան. փոս, խորխորատ։

Grave, ած. Ծանր, ծանրաբարոյ, մեծարու, իմաստալից, խոհական, վսեմ, կարեւոր, մեծ. պարկեշտ. բութ, գուլ. հնացեալ, լի, ծանրացեալ։

To Grave, բ, ն. Քանդակել, դրոշել, փորագրել. թաղել. օծանել կամ կպրաձիւթել զնաւն։

To Grave, բ, չ. Քանդակել։

Gráve-clothes կրէ՛յվքլօթհզ գ. Պատանք մեռելոյ։

Gráve-stone կրէ՛յվսթօն գ. Տապանաքար։

Grável կրա՛վէլ գ. Խիճ, փթուր. աւազ երիկամանց։

To Grável, բ, ն. Յատակել կամ ծնուլ խճովք. մտել ընդ աւազ կամ յաւազուտ. արգելուլ, խափանել, խոչընդոտն լինել. մըտանել քարի յոտս ձիոյ։

Gráveless կրէ՛յվլէս ած. Առանց գերեզմանի, անթաղ։

Grávelly կրա՛վէլլի ած. Խճալից, խճային, աւազուտ։

Grávely կրէ՛յվլի մ. Ծանրութեամբ, պարկեշտութեամբ. իմաստնաբէս։

Gráveness կրէ՛յվնէս գ. Ծանրութիւն, պարկեշտութիւն, մեծարոյութիւն։

Gráveolent կրէ՛վիօլէնթ ած. Ծանրահոտ, գարշահոտ։

Gráver կրէ՛յվըր գ. Քանդակիչ, փորագրող. երկաթի գրիչ քանդակագործաց կամ փորագրողաց։

Gravídity կրէվի՛տիթի գ. Յղութիւն։

Gráving կրէ՛յվինկ գ. Քանդակ, քանդակագործութիւն։

To Grávitate կրէ՛վիթէյթ բ, չ. Ծանրանալ, ծանրիլ, ծանրութեամբ վայրաբերիլ։

Gravitátion կրէվիթէ՛յշըն գ. Ծանրութի։

Grávity կրէ՛վիթի գ. Ծանրութիւն (մարմնոյ). մեծութիւն, գժնդակութիւն (յանցանաց). հանդարտութիւն, ծանրաբարոյութիւն, մեծարոյութիւն։

Grávy կրէ՛յվի գ. Հիւթ կամ արգանակ մսոյ եփելոյ։

Gray կրէյ ած. Գորշ, մոխրագոյն. ալեւորեալ, ծաղկեալ ալեօք, ալէխառն. մթին, նսեմ, աղօտ։

Gray, գ. Գորշ կամ մթին գոյն։

Gráybeard կրէ՛յպիըրտ գ. Ալեւոր։

Gráyling կրէ՛յլինկ գ. Ձուկն ինչ։

Gráyness կրէ՛յնէս գ. Գորշ գոյն. ալեւորութիւն։

To Graze կրէյզ բ, չ. Արածիլ. դալարանալ. ճարակիլ հրոյ. քերել առ։

To Graze, բ, ն. Արածել. առլ կամ բուսուցանել զխոտ։

Grázer կրէ՛յզըր գ. Ճարակող, խոտաճարակ, արօտական։

Grázier կրէ՛յժըր գ. Արածող, խաշնադարման։

Grease կրիս գ. Ճարպ, պարարտութի, ապտեղութիւն. ուռոյցք ինչ 'ի սրունս ձիոց։

To Grease կրիզ բ, ն. Օծանել ճարպով. կաշառել. ապտեղել։

Gréasiness կրի՛զինէս գ. Պարարտութի. ապտեղութիւն։

Gréasy կրի՛զի ած. Պարարտ, ճարպալից. օծեալ, ապտեղի, գարշ. գէր, գիրապարար։

Great կրէյթ ած. Մեծ. ստուար. լայն, ընդարձակ. երկայն. բազում, առատ, ձոխ, հարուստ. սաստիկ, անհնարին, ծանր. բարձր, գերազանց, երեւելի. կարեւոր, գըլխաւոր. պատուական, սքանչելի. մեծազօր, աչեղ. մեծիմաստ, ազնուական, վըսեմ. մեծատուն, մեծագանձ. մեծածախ, առատաձեռն. հպարտակաց. սէգ, մեծամիտ, ամբարտաւան. լի, լցեալ, ծանրացեալ, յղի. յաղթ, վիթխարի, անճոռնի. նախնի, առաջին։

Great, գ. Բովանդակն, մեծագոյն մասն, կուտակութիւն. մեր 'ի մերոյ հաշիւ։

Gréatbellied կրէ՛յթպէլլիտ ած. Մեծափոր, յղի։

To Gréaten կրէ՛յթըն բ, ն. Մեծացուցանել, ընդարձակել, լայնել, տարածել։

Greathéarted կրէյթհա՛րթէտ ած. Մեծասիրտ, քաջասիրտ, մեծանձն։

Gréatly կրէ՛յթլի մ. Մեծապէս, յոյժ, կարի իմն. քաջիկ, ազնուաբար, ճոխաբար։

Gréatness կրէ՛յթնէս գ. Մեծութի, բազմութիւն, յաճախութիւն, առատութի. բարձրութիւն, գերակայութիւն, աստղութիւն, իշխանութիւն. մեծամտութի, գոռոզութիւն. մեծանձնութի. շուք, պարծանք, փառք։

Greave կրիվ գ. *See* Grove.

Greaves կրիվզ գ. Սռնապանք:

Grécism կրի՛սիզմ գ. Հելլենաբանութիւն, յունական եղանակ կամ ոճ բարբառոյ:

Gree կրի գ. Հաճութիւն, յօժարութիւն, մաստիճ կամք: [փոխ:

Greece կրիս գ. Աստիճան կամ քայլափոխ:

Gréedily կրի՛տիլի մ. Անյագաբար, անյագ ցանկութեամբ:

Gréediness կրի՛տինէս գ. Անյագութիւն, անյագ ցանկութիւն, մեծափափաք անձն:

Gréedy կրի՛տի ած. Անյագ, քաղցեալ, ծարաւի. յափշտակող, գիշատիչ. ըղձակաթ, ցանկացող, հարեալ 'ի սէր:

Green կրին ած. Կանաչ, դալար, կանաչազեղ. չորացեալ. խակ, ոչհաս. նորոգ, անմնաց. անեփ, կիսեփեալ. մատաղ, թարմ, նորահաս, նորաբոյս:

Green, գ. Կանաչ գոյն. դալարիք, դեղ դալար, տերեւք, սաղարթք:

To Green, բ, ն. Կանաչացուցանել:

Gréenbroom կրի՛նպրում գ. Թուփ ինչ:

Gréencloth կրի՛նքլօթհ գ. Ատեան ինչ դատաստանի:

Gréeneyed կրի՛նայտ ած. Կանաչաչին:

Gréenfinch կրի՛նֆինչ գ. Կանաչ սարեկիկ. (տճ. եէշիլ խաքիմոզ):

Gréenfish կրի՛նֆիշ գ. Ձուկն ինչ:

Gréengage կրի՛նկէյճ գ. Ազգ շլորոյ:

Gréenhouse կրի՛նհաուս գ. Ջերոց (բուսոց):

Gréenish կրի՛նիշ ած. Կանաչանման, հարեալ 'ի կանաչ:

Gréenly կրի՛նլի մ. Կանաչանման, իբրեւ զդալարի. նորոգ, դալարաբար. խակութեամբ. երկչոտութեամբ:

Gréenness կրի՛ննէս գ. Կանաչութիւն, դալարութիւն. խակութիւն, ոչհասութիւն. տռուգութիւն, մանկական տիք. նորոգութիւն, նորութիւն:

Gréensickness կրի՛նսիքնէս գ. Ախտ ինչ կանանց:

Gréensward կամ Gréensword կրի՛նսուօրտ գ. Մարգ, մարգագետին, դալարավայր, դեղ դալար: [րարի:

Gréenweed կրի՛նուիտ գ. Խոտ ներկարարի:

Gréenwood կրի՛նուուտ գ. Փայտ դալար, ծառ կանաչացեալ:

To Greet կրիթ բ, ն. Ողջունել, յարգել, մեծարել, պատուասիրել. ողջոյն տալ, հարցանել զողջունէ. երթալ 'ի խնդակցութիւն կամ 'ի շնորհաւորութիւն. գրկախառնել:

To Greet, բ, չ. Ողջունել:

Greéter կրի՛թըր գ. Որ ողջունէ կամ ողջոյն տայ: [դական:

Greéting կրի՛թին գ. Ողջոյն, ողջոյն յար-

Greeze կրիզ գ. Տես Greece.

Grégal կրէ՛կըլ ած. Խաշանց, հօտի:

Gregárious կրիկէ՛րիըս ած. Խմբական, երամական:

Grémial կրի՛միըլ ած. Ծոցոյ կամ գոգոյ:

Grenáde կրինէ՛յտ գ. Ռումբ ինչ. ռմբակ:

Grénadier կրէնըտի՛ր գ. Ռմբաձիգ զինուոր:

Grenádo կրինէ՛յտօ գ. Տես Grenade.

Grew կրու. Կատարեալ ժամանակ to Grow բայի:

Grey կրէյ ած. Տես Gray.

Gréyhound կրէ՛յհաունտ գ. Բարակ, շուն որսական:

Grice կրայս գ. Խոզքորակ, խոճկոր. քայլ, քայլափոխ, աստիճան:

To Gride կրայտ բ, չ. Հատանել, անցանել, ճեղքել:

Grídelin կրի՛տըլին գ. Գոյն սպիտակ կարմրախառն:

Grídiron կրի՛տայըրն գ. Կասկարայ:

Grief կրիֆ գ. Ցաւ, կսկիծ, դառնութիւն սրտի, տառապանք, անձկութիւն, տրտմութիւն:

Griévance կրի՛վընս գ. Վիշտ, նեղութիւն, տառապանք:

To Grieve կրիվ բ, ն. Նեղել, խոցել, աշխատ առնել, հարստահարել, չարչարել. տրտմեցուցանել:

To Grieve, բ, չ. Նեղիլ, տառապիլ, ցաւիլ. տրտմիլ, սգալ, զղջանալ:

Griévingly կրի՛վինկլի մ. Վշտագին, ցաւագին, դառնագին:

Griévous կրի՛վըս ած. Ծանր, դժուարին, տաժանալից, դժնդակ, դառն, խիստ. մեծ, ահագին, անհնարին, սաստիկ, անտանելի. ցաւագին, տխրագին, դառնալէտ, կսկծեցուցիչ:

Griévously կրի՛վըսլի մ. Ծանունս. կարեվէր. խստիւ, սաստիկ, անհնարինս. ցաւագինս, վշտագին. թշուառաբար, դառնագին:

Griévousness կրի՛վըսնէս գ. Թշուառութիւն, աղէտք, տառապանք, դառնութիւն:

Gríffin կամ Gríffon կրի՛ֆֆըն գ. Արծուառիւծ (առասպելեալ կենդանի):

Grig կրիկ գ. Փոքրիկ օձաձուկն. ընկեր ուրախութեան:

To Grill կրիլ բ, չ. Խորովել 'ի վերայ կասկարայի:

Gríllade կրի՛լլէյտ գ. Միս եփեալ 'ի վերայ կասկարայի:

To Grílly կրի՛լլի բ, ն. Նեղել, աշխատ առնել. տանջել:

Grim կրիմ ած. Խոժոռ, սոսկալի, ահարկու, խիստ, դաժան, սպառնագին:

Grímace կրի՛մէյս գ. Կնճիռն կամ ծամածռութիւն գիմաց, ծէքծէքութիւն, պըչրանք, արուեստականութիւն: [ցեալ:

Grimálkin կրիմա՛լքին գ. Կատու ծերա_

Grime կրայմ գ. Աղտ կամ սեւութիւն տարրացեալ, այրեցած:

To Grime, բ, ն. Զարաչար կամ կարի խիտ աղտեղել, սեւացուցանել:

Grímly կրի՛մլի մ. Խստիւ, չարաչար, ահագին իմն, խեթիւ:

Grímness կրի՛մնէս գ. Խստութիւն, ժանտութիւն գիմաց:

Grin կրին գ. Ակայն, կատակ, հեգնութիւն, ծաղր, ժպիտ:

Grin, գ. Թակարդ, ծուղակ, որոգայթ, դարան:

To Grin, բ, ն. և չ. Ունչս ածանել, ակռանել, ծաղր առնել, կրճտել զատամունս, ժպտիլ:

To Grind կրայնտ բ, ն. Աղալ, լեսուլ, մանրել, փշրել, խորտակել. սրել, յեսանել, մաշել. նեղել, նկուն առնել. ծաքել. կրճտել:

To Grind, բ, չ. Աղալ. ծաքել, ծամել:

Grínder կրա՛յնտըր գ. Յեսանող, սրիչ. աղացող. երկանաքար, աղօրիք. յեսանաքար. ծամելիք, ատամունք:

Gríndstone կրի՛նտսթօն գ. Յեսանաքար, անուաքար, երկանաքար:

Grínner կրի՛ննըր գ. Ակռանող, ծիծաղող, ժպտող: [նօք:

Grínningly կրի՛ննինկլի մ. Ծաղու, այպա_

Grip կրիփ գ. Փոս կամ խրամ փոքրիկ:

Gripe կրայփ գ. Բուռն, ձեռն. ըմբռնումն, հարստահարութիւն, յափշտակութիւն. ցաւ, տանջանք, վիշտ, անձկութիւն: – s, (յոգն.) խիթ, կշտացաւութիւն, երկունք:

To Gripe, բ, ն. Ունել, ըմբռնել, յափշտակել. պինդ ունել. արկանել ՚ի խիթ դառնութեան:

To Gripe, բ, չ. Ունել զխիթ կամ զկըշտացաւութիւն. ունել զսիրտ հարեալ զագահութեան, զակամիլ զհետ զրամոց:

Gríper կրա՛յփըր գ. Նեղիչ, հարստահարող, յափշտակող:

Grípingly կրա՛յփինկլի մ. Իբրև զխիթ, անհնարին ցաւօք:

Gríple կրա՛յփըլ գ. Կծծի, ագահ:

Grísamber կրի՛զէմպըր գ. Յամպար:

Grise կրայս գ. Աստիճան սանդղոց, կըռուան ոտից: [բայէ:

Grískin կրի՛սքին գ. Միս խոզի ՚ի կամկա_

Grísly կրի՛զլի ած. Ահագին, զարհուրելի:

Grist կրիստ գ. Ցորեան ՚ի պէտս աղալոյ. նիւթ, դարման, պաշար:

Grístle կրի՛սըլ գ. Աճառ, գեղձ:

Grístly կրի՛սլի ած. Աճառեայ, աճառուտ:

Grit կրիթ գ. Թեփ, փոշի, խարտածք, աւազ, խիճ, կոպիճ:

Gríttiness կրի՛թթինէս գ. Ունելն զաւազ կամ խոշոր մասունս:

Grítty կրի՛թթի ած. Խոշոր, աւազուտ, խճային:

Grízelin կրի՛զըլին գ. Տես Gridelin.

Grízzle կրի՛զզըլ գ. Գորշ գոյն, ալիք:

Grízzled կրի՛զզըլտ ած. Ալեխառն, ծաղկեալ ալեօք:

Grízzly կրի՛զլի ած. Սակաւ մի ալեխառն կամ գորշ: [մնչիւն:

Groan կրօն գ. Հառաչանք, հեծութիւն,

To Groan, բ, չ. Հառաչել, յոգւոց հանել, հեծել, մնչել:

Gróanful կրօ՛նֆուլ ած. Լի հառաչանօք, ողորմ, ցաւագին:

Groat կրօթ գ. Դրամ անգղիական, որ արժէ 40 հր: փոքրիկ գումար դրամոյ. թեփ վարսակի (՚ի յոգն.): [ճառ:

Grócer կրօ՛սըր գ. Դեղագործ, դեղավա_

Grócery կրօ՛սըրի գ. Դեղարան, դեղօրայք:

Grógeram, Grógram կամ Grógran կրօ՛կրըմ գ. Այծեայ հիւսուած:

Groin կրօյն գ. Երանք, ցայլք:

Grómwell կրօ՛մուէլ գ. Բոյս ինչ, (lithospermum).

Groom կրում գ. Մանուկ, ծառայ, արբանեակ, սպասաւոր, սենեկապան, ախոռապետ կամ ձիադարման. երիտասարդ, պատանի:

Groove կրուվ գ. Խոռոչ, խորք, բաւիղ. փապար խողովակաձև:

To Groove, բ, ն. Փապարել, խողովակել:

To Grope կրօփ բ, չ. Շօշափել, զննել, խարխափել, գնալ առ խարխափ:

To Grope, բ, ն. Զննել կամ որոնել ՚ի մթան:

Gróper կրօ՛փըր գ. Խարխափող:

Gross կրօս ած. Ստուար, մեծ, թանձր, մեծամարմին. անհեթեթ, անհնարին, բիրտ, անտաշ, խոշոր, անարգ, անվայելուչ. բթամիտ, ագէտ:

Gross, գ. Մեծագոյն մասն, բովանդակ մարմինն, թանձրութիւն, բազմութիւն. մեծագոյն զօրութիւն. երկոտասան սարք:

In gross, միանգամայն, միահաղոյն, առհասարակ:

Gróssly կրօ՛սլի մ. Խոշորագոյնս, անհեթեթ, անարուեստ, գեղջկօրէն:

Gróssness կրօ՛սնէս գ. Ստուարութիւն, թանձրութիւն. խոշորութիւն, անարուես_

տութիւն․ բրտութիւն, թանձրամտութիւն, տխմարութիւն։

Grot, Grótto կրօտ, կրօ՛տտօ գ․ Այր, անձաւ, քարանձաւ, նկուղ։

Grotésque կրօտէ՛սք ած․ Անհեթեթ, այլանդակ, ծաղրածին, անարուեստ։

Grove կրօվ գ․ Անտառ, թաւուտ։

To Gróvel կրա՛վըլ բ, չ․ Յորսայս կամ յերեսս անկանիլ, սողալ, գետնաքարշ լինել․ նուաստ կամ ստորին լինել։

Ground կրա՛ունտ գ․ Գետին, երկիր, հող․ դաշտ, անդ․ տեղի, վայր, սահման, գաւառ․ վիճակ, կալուած, արտ, ագարակ․ երես երկրի, տափարակ տեղի․ մրուր․ յատակ, մակերեւոյթ, մակարդակ ձև․ հիմն, խարիսխ, հաստատութիւն․ սկզբունք․ նախալիծ․ սկիզբն, պատճառ․ միջոց, պատրէզ․ խոկր, անջրպետ․ ընթացք, քայլ, յառաջադիմութիւն։

To Ground, բ, ն․ Հիմնել, հաստատել, կացուցանել, դնել։

Ground, Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Grind բայի։

Gróund-ash կրա՛ունտ-էշ գ․ Մատաղատունկ հացի ծառոյ։

Gróund-bait կրա՛ունտ-պէյտ գ․ Խայծ ձըկան արկեալ 'ի յատակ ջրոյն։

Gróund-floor կրա՛ունտ-ֆլօր գ․ Ներքնատուն, գետնայարկ։

Gróund-ivy կրա՛ունտ-այվի գ․ Ազգ բաղեղան, սպատաղին։

Gróund-oak կրա՛ունտ-օք գ․ Ազգ կաղնի [ծառոյ։

Gróund-pine կրա՛ունտ-փայն գ․ Տունկ ինչ, (chamaepitys).

Gróund-plate կրա՛ունտ-փլէյտ գ․ Գերան կամ տախտակ ինչ (ըստ ճարտարապետաց)։

Gróund-plot կրա՛ունտ-փլօտ գ․ Յատակ․ յատակագրութիւն կամ գծագրութիւն յատակի շինուածոյն։

Gróund-rent կրա՛ունտ-րէնտ գ․ Վարձ գետնոյ։

Gróund-room կրա՛ունտ-րում գ․ Սենեակ 'ի ներքնատան։

Gróundedly կրա՛ունտէտլի մ․ Հաստատութեամբ, հիմնաբար, քաջ։

Gróundless կրա՛ունտլէս ած․ Անհաստատ, անհիմն, զաղփաղփուն, ընդունայն, վայրապար։

Gróundlessly կրա՛ունտլէսլի մ․ Ի զուր, առանց ինչ հաստատութեան կամ փաստի։

Gróundlessness կրա՛ունտլէսնէս գ․ Անհաստատութիւն, ստութիւն, ընդունայնութիւն։

Gróundling կրա՛ունտլին գ․ Ձուկն ինչ գետնաման։

Gróundly կրա՛ունտլի մ․ Հաստատութբ, տիրապէս, քաջ։

Gróundsel կրա՛ունտսըլ գ․ Տախտակամած յատակի․ կոճեմ ջրայլին։

Gróundwork կրա՛ունտուըրք գ․ Յատակ, հիմն․ խարիսխ, հաստատութիւն․ սկիզբն, պատճառ, առաջին նպատակ, փաստ։

Group կրուփ գ․ Կծիկ կմ կոյտ (նկարուց)։

To Group, բ, ն․ Կուտակել կամ նկարել 'ի միասին։

Grouse կրա՛ուս գ․ Թռչուն ինչ։

Grout կրա՛ուտ գ․ Թեփ․ աւելորդք, մնացուածք․ ազգ վայրի խնձորոյ։

To Grow կրօ բ, չ․ Բուսանիլ․ աճիլ, մեծանալ․ զարգանալ, բարգաւաճել, ուռճանալ, յառաջադէմ լինել․ ստուարանալ, յաւելուլ․ հասանել, մերձենալ․ ունել, բարձրանալ․ լինել, դառնալ, անցանել․ ելանել, ծագել, բղխել, յառաջ գալ, ծնանիլ․ յարիլ, միանալ։ To grow wild, վայրենանալ, խոլթանալ, այլափոխիլ։ To grow pale, այլագունիլ, չքիլ գունոյ երեսացն։ To grow less, նուազիլ, պակասիլ, անկանիլ։

Grówer կրօ՛ըր գ․ Աճեցուցիչ։

To Growl կրա՛ուլ բ, չ․ Մրմնջել, մռմռել․ քրթմնջել, տրանջել, գանգատել։

Grown կրօն ած․ Աճեցեալ, մեծացեալ․ հասեալ յարբունս։

Growth կրօթհ գ․ Աճումն, բոյս․ մեծութիւն, առաւելութիւն, բազմութիւն․ աճումն հասակի, արբունք․ յառաջադիմութիւն, զարգացումն։

Grówthead կամ Grówtnol կրօ՛թհէտ, կրօ՛տնօլ գ․ Ձուկն ինչ մեծագլուխ․ դատարկակեաց, դատարկապորտ։

Grub կրըպ գ․ Որդն, ճճի, բոժոժ, զեռուն, սողուն․ թզուկ, գուղձնաքեայ ոք։

To Grub, բ, ն․ Խլել, արմատախիլ առնել․ քչտել, հատանել։

To Grúbble կրը՛պըլ բ, չ․ Խարխափել, զննել ձեռօք։

Grúbstreet կրը՛պստրիտ գ․ Աղքատիկ փողոց 'ի Լոնտոն․ չնչին կամ գուղձնաքեայ գրուած։

Grudge կրըճ գ․ Ոխ, մախանք, չարակամութիւն, ատելութիւն․ նախանձ․ զայրոյթ, գրգիռ, հեռ․ զզուումն, գժգմութիւն․ խայթ (խղճի մտաց)․ նշմարանք կամ մնացուած (հիւանդութեան)։

To Grudge, բ, ն․ Զչարիլ, նախանձել, դժուարիլ, չարակնել։

To Grudge, բ, չ․ Գանգատել, տրտնջել․ դժուարիլ, խոժոռիլ․ նախանձիլ, ոխալ․ խանդակեալ լինել, ցանկալ, ունել անձուկ։

Grúdgingly կրը՛ճինկլի մ. Ակամայ, 'ի հարկէ, դժուարաւ:

Grúel կրո՛ւ-էլ գ. Փոխինդ:

Gruff կրըֆ ած. Խոժոռադէմ, խիստ, դաժան, անտանելի:

Grúffly կրը՛ֆլի մ. Խստիւ, խոժոռ դիմօք:

Grúffness կրը՛ֆնէս գ. Խստութիւն, խոժոռութիւն, ժանտութիւն:

Grum կրըմ ած. Դաժան, խիստ, գժնեայ:

To Grúmble կրը՛մպըլ բ, չ. Տրտնջել, քրթմնջել. մրմնջել, մռմռալ. մնչել, գոռալ, շառաչել:

Grúmbler կրը՛մպլըր գ. Քրթմնջող:

Grúmbling կրը՛մպլինկ գ. Քրթմնջիւն:

Grume կրու՛մ գ. Մակարդ, մածուած, թանձրութիւն:

Grúmly կրը՛մլի մ. Դժուարաւ, խստիւ:

Grúmous կրու՛-մըս ած. Թանձր, թանձրացեալ, մակարդեալ:

Grúmousness կրու՛-մըսնէս գ. Թանձրութիւն, մակարդ, խտութիւն:

Grúnsel կրը՛նսէլ գ. Յատակ կամ ստորին դասիկոն տան. սեամք:

Grunt կրընթ գ. Խանչիւն (խոզի):

To Grunt, to Grúntle կրը՛նթըլ բ, չ. Խանչել:

Grúnter կրը՛նթըր գ. Խանչող. ձուկն ինչ:

Grúntling կրը՛նթլինկ գ. Խոզքորակ:

Grutch կրըչ գ. Մախանք, չարակամութիւն: [նեղել:

To Grutch, բ, չ. Զչարիլ, դժուարիլ,

Gry կրայ գ. Ջնչին ինչ:

Guaiácum կուա-էյէ՛քըմ գ. Արմատ ինչ բժշկական:

Guarantée կէրէնթի՛ գ. Երաշխաւոր:

To Guáranty կէ՛րէնթի բ, ն. Երաշխաւոր լինել:

Guard կարտ գ. Պահապան, դէտ. գունդ պահապանաց. պահպանութիւն, պաշտպանութիւն. պահակերութիւն. զգուշութիւն, արթնութիւն, փոյթ, խնամ:

To Guard, բ, ն. Պահել, պահպանել, պաշտպանել, պատսպարել. պճնել, զարդարել:

To Guard, բ, չ. Զգուշանալ, զգեմ ունել:

Guárdage կա՛րտէյճ գ. Պահպանութիւն:

Guárder կա՛րտըր գ. Պահապան, դէտ:

Guárdian կա՛րտիէն կամ կա՛րճիէն գ. Հոգաբարձու, խնամածու. պահապան, դէտ, տեսուչ, վերակացու. պահարան, տապանակ:

Guárdian, ած. Պահապան (հրեշտակ), պահպանողական:

Guárdianship կա՛րտիէնշիփ գ. Պահպանութիւն, տեսչութիւն, խնամակալութի, վերակացութիւն:

Guárdless կա՛րտլէս ած. Առանց պահապանի, անպատսպարան:

Guárdship կա՛րտշիփ գ. Պահպանութի, խնամ, զգուշութիւն. նաւ արքունի կարգեալ 'ի պահպանութիւն:

Gubernátion կիու-պէրնէ՛յշըն գ. Կառավարութիւն, առաջնորդութիւն:

Gúdgeon կը՛ճըն գ. Ձուկն ինչ փոքրիկ. դիւրախաբ կամ միամիտ ոք. հրապոյր:

Guérdon կէ՛րտըն գ. Փոխարէն, վարձ:

Guess կէս գ. Կարծիք, վարկ:

To Guess, բ, չ. Ի կարծ դատել, գուշակել, վարկանել, համարիլ:

To Guess, բ, ն. Կարծել, 'ի կարծիս լինել, 'ի միտ առնուլ, իմանալ:

Guésser կէ՛սըր գ. Որ 'ի կարծ դատէ, գուշակ: [ծեօք:

Guéssingly կէ՛սինկլի մ. Ի կարծ, կար-

Guest կէսթ գ. Հրաւիրեալ, կոչնական, հացակից, սեղանակից. հիւր, օտար:

Guéstchamber կէ՛սթչէմպըր գ. Սեղանատուն, ճաշատուն, վերնատուն (ճաշու կամ ընթրեաց):

To Gúggle կը՛կըլ բ, չ. Խոխոջել, կարկաչել:

Guídage կա՛յտէյճ գ. Վարձ առաջնորդի կամ ուղեցուցի:

Guídance կա՛յտէնս գ. Առաջնորդութի, ուղղութիւն:

Guide կայտ գ. Առաջնորդ. ուղղիչ, կառավար:

To Guide, բ, ն. Առաջնորդել, ուղեցոյց լինել. ուղղել, կառավարել:

Guídeless կա՛յտլէս ած. Անառաջնորդ:

Guíder կա՛յտըր գ. Առաջնորդ, ուղեցոյց:

Guídon կա՛յտըն գ. Դրօշակիր. դրօշ, դրօշակ: [նութիւն:

Guild կիլտ գ. Ընկերութիւն, միաբա-

Guile կայլ գ. Խորամանկութիւն, չարութիւն, նենգութիւն:

Guíleful կա՛յլֆուլ ած. Պատիր, խորամանկ, նենգաւոր, դաւաճան:

Guílefully կա՛յլֆուլլի մ. Նենգաւ, խորամանկութեամբ, խարդաւանօք:

Guílefulness կա՛յլֆուլնէս գ. Խորամանկութիւն, դաւաճանութի, խարդաւանք:

Guíleless կա՛յլլէս ած. Անկեղծ, անխարդախ, անչար: [ւանող:

Guíler կա՛յլըր գ. Դաւաճան, խարդա-

Guilt կիլթ գ. Յանցաւորութիւն, պարտաւորութիւն, պատժապարտութի. յանցանք, մեղք, վնաս, չարիք:

Guíltily կի՛լթիլի մ. Յանցանօք, պատժապարտութեամբ:

Guíltiness կի՛լթինէս գ. Յանցաւորութի, վնասապարտութիւն, չարութիւն:

Guíltless գիլթլէս ած. Անպարտ, անպարտական, անմեղ, արդար:

Guíltlessly գիլթլէսլի մ. Անչափ, անմեղութեամբ:

Guíltlessness գիլթլէսնէս գ. Անպարտականութիւն, անմեղութիւն:

Guílty գիլթի ած. Յանցաւոր, պարտական, վնասապարտ. չար, մեղանչական:

Guínea գինի գ. Կինի (հին ոսկի դրամ անգղիացւոց՝ որ արժէ 26 Ֆր. 47 Հր:

Guíneadropper գինիտրօփփըր գ. Որ պատրէ խաբելով կինիս, խաբեբայ:

Guíneahen գինիհէն գ. Հաւ ինչ հնդկաց:

Guíneapepper գինիփէփփըր գ. Բոյս ինչ:

Guíneapig գինիփիկ գ. Հնդկախոզ:

Guise կայզ գ. Եղանակ, օրինակ. ձև, տարազ, կերպարան. սովորութիւն, բարք. ոճ, երևոյթ:

Guitár կիթար գ. Կիթառ:

Gulch կամ Gúlchin կըլչ, կըլչին գ. Որկորս, շատակեր:

Gules կիուլզ ած. Կարմիր (ըստ կնքաբանից):

Gulf կըլֆ գ. Խորշ կամ ծոց ծովու. խորք, անդունդք, տարտարոսք. յորձանք, պտոյտք, շրջանք. անյագ որովայն կամ բերան: [ըից:

Gúlfy կըլֆի ած. Յորձանուտ, պտուտաշ

Gull կըլ գ. Թռչուն ինչ ծովային. պատրանք, խաբէութիւն, դաւ. բթամիտ, ապուշ, դիւրախաբ:

To Gull, ե, ն. Խաբել, պատրել, դաւաճանել, խարդաւանել:

Gúllcatcher կըլքէչըր գ. Խաբեբայ, պատրող, դաւաճան: [դաւաճան:

Gúller կըլլըր գ. Խաբեբայ, նենգաւոր,

Gúllery կըլլըրի գ. Խաբէութիւն, նենգութիւն, դաւ:

Gúllet կըլլէթ գ. Որկոր, կոկորդ, փող պարանոցի, խաչափող:

To Gúlly կըլլի ե, ն. Խոխոջել, կարկաչաձայն ընթանալ:

Gúllyhole կըլլիհօլ գ. Ակոսն՝ ուր թափին լուալիք ջուրց:

Gulósity կիուլօսիթի գ. Որկորամոլութիւն, շատակերութիւն:

Gulp կըլփ գ. Ըմպումն (օդոյ), ընչառութիւն. ումպ:

To Gulp, ե, ն. Կլանել, անյագ ուտել:

Gum կըմ գ. Խէժ. լինգք:

To Gum, ե, ն. Ձանգել խէժիւ:

Gúmminess, Gummósity կըմմինէս, կըմմօսիթի գ. Խէժոտութիւն, խէժալորութիւն:

Gúmmous կըմմըս ած. Խէժային. խէժոտ:

Gúmmy կըմմի ած. Խէժային, խէժաբեր. խէժալից. խէժոտ. գիձակն. բժոտ:

Gun կըն գ. Հրացան, հրաղէնք, թնդանօթ:

Gúnnel կըննէլ գ. Տես Gunwale.

Gúnner կըննըր գ. Արձակող թնդանօթից ('ի նաւու):

Gúnnery կըննըրի գ. Արուեստ հրաղինութեան կամ արձակելոյ զհրանօթս:

Gúnpowder կընփաուտըր գ. Վառօդ 'ի պէտս թնդանօթի կամ հրացանի:

Gúnshot կընշաթ գ. Հրացանաձիգ կամ թնդանօթաձիգ մի:

Gúnshot, ած. Լեալ արձակմամբ հրացանի կամ թնդանօթի:

Gúnsmith կընսմիթհ գ. Դարբին հրաղինաց, որ շինէ կամ կազմէ զհրացանս և զթնդանօթս:

Gúnstick կընսթիք գ. Գաւազան հրազինուց, գաւազան որով վարեն զուսմբ հրացանից կամ թնդանօթից:

Gúnstock կընսթաք գ. Փայտ կամ բուն հրացանի:

Gúnstone կընսթօն գ. Ռմբաքար, ռումբ:

Gúnwale կամ Gúnnel of a ship կըննէլ օվ է շիփ գ. Տախտակ ինչ նաւու:

Gurge կըրճ գ. Անդունդք, յորձանք, պտոյտք:

Gúrgion կըրճըն գ. Թեփ ալեր:

To Gúrgle կըրկլ ե, ն. Խոխոջել, կարկաչել, կարկաչաձայն իջանել:

Gúrnard կամ Gúrnet կըրնէթ գ. Ձուկն ինչ ծովային:

Gush կըշ գ. Հոսումն, զեղումն, ցայտ, հոսանք, բղխումն: [բղխել:

To Gush, ե, չ. Հոսել, զեղանիլ, ցայտել,

Gússet կըսսէթ գ. Կապերտ 'ի հաստատութիւն հանդերձի:

Gust կըսթ գ. Ճաշակելիք. քիմք, համբոյք, ախորժակ. ճաշակ, համ. սէր, ախորժ, հաճութիւն, բերկրութիւն. կիրթ ախորժակ. մրրիկ, փոթորիկ, հողմն ուժգին:

Gústable կըսթէպլ ած. Ճաշակելի, համեղ, քաղցրահամ, անոյշ, քաղցր ճաշակելեաց:

Gustátion կըսթէշըն գ. Ճաշակ, ճաշակումն, ճաշակառութիւն:

Gústful կըսթֆուլ ած. Ճաշակալից, համեղ, քաղցրաճաշակ:

Gústo կըսթօ գ. Ճաշակ, համ, քաղցրութիւն. ախորժ, հաճութիւն:

Gústy կըսթի ած. Մրրկալից, մրրկածին, մրրկայոյզ, մրրկածուփ:

Gut կըթ գ. Աղի, աղիք, փորոտի. որովայն, փոր. որկորոստ:

To Gut, ե, ն. Հանել զփորոտին, թափել զաղիս. գատարկել, թափել:

Gúttated կը́թթէթէտ ած. Սրսկեալ՝ ի կաթիլս կամ ՚ի շիթս:

Gútter կը́թթըր գ. Խողովակ (տանեաց կամ անձրեւոյ). փապար խողովակաձեւ. ջրանցք:

To Gútter, բ, ն. Փապարել, խռուշել, փոս հատանել:

To Gúttle կը́թթըլ բ, չ. Խճողել զորովայն, շուայտիլ, զեղխիլ:

To Gúttle, բ, ն. Կլանել, անյագ ուտել:

Gúttler կը́թթըլըր գ. Որկորամոլ:

Gúttulous կը́թըլիուլըս ած. Իբրեւ զկաթիլ կամ զշիթ:

Gúttural կը́թըլիուրըլ ած. Կոկորդային, հագագային (հնչիւն):

Gútturalness կը́թըլիուրըլնէս գ. Լինելն հագագային:

Gútwort կը́թուըրթ գ. Բոյս ինչ:

Guy կայ գ. Պարան ինչ նաւու:

To Gúzzle կը́զըլ բ, չ. Անյագ ուտել, շուայտիլ, զեղխիլ:

To Gúzzle, բ, ն. Կլանել, անյագ ըմպել:

Gúzzler կը́զըլըր գ. Շուայտ, զեղխեալ, որկորամոլ, արբեցիւ:

Gybe ճայպ գ. Երգիծաբանութիւն, նախատինք:

To Gybe, բ, չ. Նետողնկեց լինել բանիւք, երգիծաբանել:

Gymnástic ճիմնէ́սթիք ած. Ըմբշական, վարժողական, մարմնակրթական:

Gymnástically ճիմնէ́սթիքըլի մ. Ըմբշաբար, արուեստաբար:

Gy'mnic ճի́մնիք ած. Ըմբշական, կրթական, վարժողական:

Gymnospérmous ճիմնօսփէ́րմըս ած. Մերկասերմն:

Gy'necócracy ճինիքօ́քրէսի գ. Կանանցապետութիւն, կառավարութիւն կնոջ:

Gyrátion ճայրէ́շըն գ. Պտոյտ, շրջան, պարբերութիւն:

Gyre ճայր գ. Պտոյտ, շրջան:

Gy'red ճա́յրէտ ած. Անկեալ բոլորաձեւ կամ շրջանակաձեւ:

Gyves ճայվզ գ. Շղթայք, կապանք, կոճղ, ոտնակապք:

To Gyve ճայվ բ, ն. Արկանել ՚ի շղթայս կամ ՚ի կապանս, դնել ոտնակապս:

H

H էյչ Հ: Ութերորդ եւ բաղաձայն տառ այբուբենից Անգղիացւոյ. ՚ի սկիզբն բառից, կամ նախադաս ձայնաւորի՝ գրեթէ միշտ հնչի. զոր օրինակ՝ house, հաուզ. behaviour, պիհէ́վիըր. իսկ նախադաս բաղաձայնի՝ ըստ արդեացս ոչ հնչի. զոր օրինակ՝ right, րայթ. bought, պօթ:

Ha! հա́ մբջ. Ա՛, վա՛շ. օ՛ն. վա՛շ վա՛շ:

Haak հէյք գ. Ձուկն ինչ:

Habeas-corpus հէ́պիըս-քօ́րփըս գ. Հրամանագիր արձակելոյ զկալանաւորն ՚ի բանտէ. (ըստ իրաւագիտաց):

Haberdásher հէպըրտէ́շըր գ. Աղքատ կամ աննշան կրպակաւոր:

Háberdine հէ́պըրտին գ. Ձուկն ինչ աղխտեալ:

Hábergeon հէ́պըրճիօն գ. Լանջապանակ, պահպանակ, զրահ:

Habíliment հէպի́լիմէնթ գ. Զգեստ, հանդերձ, պատմուճան, արկանելիք:

To Habílitate հէպի́լիթէյթ բ, չ. Յարմար գործել, բաւական առնել:

Habilitátion հէպիլիթէ́շըն գ. Յարմարութիւն, ճահաւորութիւն:

Habílity հէպի́լիթի գ. Յարմարութիւն, կարողութիւն, բաւականութիւն:

Hábit հէ́պիթ գ. Խառնուած կամ տրամադրութիւն մարմնոյ, որպիսութիւն, բնաւորութիւն. զգեստ, հանդերձ, ձորձ. յարմարութիւն, կարողութիւն. ունակութիւն, սովորութիւն:

To Hábit, բ, ն. Զգեցուցանել, արկանել զզգեստ կամ զհանդերձ:

Hábitable հէ́պիթէպըլ ած. Բնակելի, մարդաբնակ, շէն:

Hábitableness հէ́պիթէպըլնէս գ. Լինելն բնակելի, շինութիւն:

Hábitance հէ́պիթէնս գ. Բնակութիւն, կայանք, տուն, տեղի բնակութեան:

Hábitant հէ́պիթէնթ գ. Բնակիչ, բնակ:

Habitátion հէպիթէ́շըն գ. Բնակութիւն, բնակարան, տուն, յարկ, օթեւան:

Habitátor հէպիթէ́թըր գ. Բնակիչ, բնակ:

Habítual հէպի́չիուըլ ած. Ունակական, սովորական, ընդաբոյս:

Habítually հէպի́չիուըլի մ. Ունակաբար, ըստ սովորութեան:

To Habítuate հէպի́չիուէյթ բ, ն. Ունակացուցանել, սովորեցուցանել:

Hábitude հէպիթիւտ գ. Վերաբերութիւն, յարաբերութիւն. ընտանութիւն, յաճախութիւն. ունակութիւն, սովորութիւն, կրթութիւն:

Hábnab հէպնէպ մ. Ըստ դիպաց, ըստ պատահման:

To Hack հաք բ, ն. Մանրել, յօշոտել, կտրատել. գժուարաւ կամ յամր խօսիլ:

To Hack, բ, չ. Պոռնկիլ:

Háckle հէքքըլ գ. Մետաքս անգործ:

To Háckle, բ, ն. Յարդարել զվուշ:

Háckney հէքնի գ. Ձի վարձու. բոզ, պոռնիկ. վարձուոր, վասն վարձու. սովորական կամ հասարակ ինչ:

To Háckney, բ, ն. Կրթել, մարզել, հրահանգել, սովորեցուցանել:

Had հէտ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Have բայի:

Háddock հէտտըք գ. Ձուկն ինչ:

Haft հէֆթ գ. Մեղեխ, դաստակ, երախակալ:

To Haft, բ, ն. Մեղեխս կամ դաստակս արկանել:

Hag հէկ գ. Ցնորք, խօլական երևոյթ, հրէշ. կախարդ կին, վհուկ. պառաւ աղեղ:

To Hag, բ, ն. Տանջել կամ զարհուրեցուցանել խօլական ցնորիւք:

Hággard հէկկէրտ ած. Վայրենի, անհնի. դժուարընդել. խիստ, դաժան, ժանտ. արգել, գարշելի, զարհուրատեսակ, ահագին:

Hággard, գ. Վայրենի, դժուարընդել, անարգի. աղւ բազէի:

Hággardly հէկկէրտլի մ. Խստիւ, ժանտութեամբ, գարշելի դիմօք:

Hággess հէկկէս գ. Կերակուր ինչ:

Hággish հէկկիշ ած. Տգեղ, գարշելի, զարհուրելի:

To Hággle հէկկըլ բ, ն. Մանրել, յօշոտել, կտրատել, մանր հատանել:

To Hággle, բ, չ. Մանրակրկիտ կամ դըժուարահաճ լինել 'ի սակարկութեան:

Hággler հէկկլըր գ. Որ մանր հատանէ. որ յամր հատանէ զգինն:

Hágiographer հէճիօկրէֆըր գ. Սրբագիր. մատենագիր:

Hah! հա՜ ձյ. Ա՜հ, ո՜հ:

Hail հէյլ գ. Կարկուտ:

To Hail, բ, չ. Կարկտել:

Hail! ձյ. Ողջ լեր, ողջոյն քեզ:

To Hail, բ, ն. Ողջոյն տալ. գոչել, աղաղակել յայլ նաւ: [ցանի:

Háilshot հէյլշոթ գ. Մանր գնդակ հրա-

Háilstone հէյլսթօն գ. Հատ կարկտի:

Háily հէյլի ած. Կարկտային, կարկտաբեր. կարկտախառն:

Hair հէյր գ. Մազ, հեր, գես, վարս. բաշ. ստև. փոքր կամ խուն ինչ (ըստ այլաբանութեան). կարգ. ընթացք. չափ, կըշռութիւն, ճշդութիւն:

Háirbel հէյրպէլ գ. Յակինթ, ամբուլ:

Háir-brained հէյր-պրէյնտ ած. Խառն 'ի խուռն, անկարգ, յողդողդ:

Háirbreadth հէյրպրէտթհ գ. Մազ մի, հեռաւորութիւն 'ի չափ մազին:

Háircloth հէյրքլօթհ գ. Խարազն, քուրձ:

Hairláce հէյրլէյս գ. Ծամակալ. (մազակալ): [գերծեալ:

Háirless հէյրլէս ած. Անմազ, կունտ,

Háiriness հէյրինէս գ. Թաւամազութի, գիսաւորութիւն:

Háiry հէյրի ած. Մազոտ, գիսաւոր, թաւ, թաւամազ, բազմահեր:

Hake հէյք գ. Ձուկն ինչ:

Hákot հէքոթ գ. Ձուկն ինչ:

Hálberd հօլպըրտ գ. Ազգ նիզակի:

Hálberdier հօլպըրտիր գ. Նիզակաւոր, նիզակակիր: [ողկնոն:

Hálcyon հէլսիըն գ. Ձկնկուլ, ծոված,

Hálcyon, ած. Խաղաղ, անխռով:

Hale հէյլ ած. Առողջ, քաջառողջ, առոյգ, քաջ, կորովի:

To Hale, բ, ն. Քարշել, ձգել, մղել, վարել, հանել:

Háler հէյլըր գ. Որ քարշէ կամ ձգէ բըռնութեամբ:

Half հաֆ (յոգն. halves) գ. Կէս, կիսամասն: [սին:

Half, մ. Մասամբ, կիսով չափ, ըստ մա-

Half-blood հա՛ֆ-պլըտ գ. Արիւն անհաւասար, կէս արեան, ոչ համահայր կամ համամայր:

Half-blooded հա՛ֆ-պլըտէտ ած. Անհաւասար, խորթ, անարգ, անազնուական:

Half-faced հա՛ֆ-ֆէյսթ ած. Կիսադէմ, թերի, յետնեալ:

Half-heard հա՛ֆ-հըրտ ած. Կիսալուր, թերալուր, անկատար:

Half-moon հա՛ֆ-մուն գ. Կիսալուսին:

Half-penny հա՛ֆ-փէննի գ. (յոգն. half-pence) Կէս փեննի. (այս է 5 հր.): Տես Penny. [նիզակ:

Half-pike հա՛ֆ-փայք գ. Կէս կամ փոքրիկ

Half-seas over հա՛ֆ-սիզ օվըր գ. Յոժ յառաջադէմ. սակաւ մի արբեալ (ըստ այլաբանօրէն):

Half-sphere հա՛ֆ-սֆիր գ. Կիսագունտ:

Half-strained հա՛ֆ-սթրէյնտ ած. Թերավարժ, համբակ, անկատար:

Half-sword հա՛ֆ-սօրտ գ. Կռիւ 'ի մօտուստ ըստ չափու կիսոյ երկայնութեան սուսերի: [հնի:

Half-way հա՛ֆ-ուէյ մ. Ի կէս ճանապար-

Half-wit հա՛ֆ-ուիթ գ. Թանձրամիտ, յիմար:

Hálibut հա՛լիպըթ գ. Ձուկն ինչ:

Hálidom հա՛լիտըմ գ. Օրհնեալ տիրուհի, սուրբ Աստուածածին:

Hálimass հա՛լիմէս գ. Յիշատակ համօրէն ննջեցելոց:

Hálituous հէլի՛թիուըս՝ ած. Շոգիամէտ, շոգիալից:

Hall հօլ գ. Դատաստանարան, ատեան. ապարանք. սրահ, դահլիճ:

Hallelújah հէլլէլո՛ւյա գ. Ալէլուիա:

Hálloo հէլլո՛ւ մջ. Ձայն որսորդաց՝ որով գրգռեն զշունս զկնի որսոյ:

To Hálloo, բ, չ. Գոչել, աղաղակել. կըշտամբել, նախատել:

To Hálloo, բ, ն. Ձայն տալ, գրգռել աղաղակաւ. գոչել, աղաղակել:

To Hállow հէլլօ բ, ն. Սրբել, օրհնել, նուիրել, ձօնել:

Hallucinátion հէլլիուսինէյշըն գ. Սխալանք, շլացութիւն, պատրանք, մոլորութ:

Halm հօմ գ. Յարդ, շիւղ, խոզան:

Hálo հէյլօ գ. Բակ արեգական կամ լուսնի:

Hálsening հօ՛լսնինկ ած. Գժոխալուր, գըժուարահնչիւն:

Hálser հօ՛սըր գ. Պարան ինչ նաւու:

Halt հօլթ գ. Կաղութիւն. կայ, դադարումն 'ի գնացս:

Halt, ած. Կաղ, խեղ ոտիւք:

To Halt, բ. չ. Կաղալ, գնալ գայթ 'ի գայթ կամ կաղ 'ի կաղ. զանգս առնուլ, կասիլ. վարանիլ. գթել, սայթաքել, գլորիլ:

Hálter հօ՛լթըր գ. Կաղացող, որ կաղայ:

Hálter, գ. Պարան կախաղանի, խեղդպարանոցի, խեղդան. պախուրց, չուան:

To Hálter, բ, ն. Կապել պարանաւ կամ չուանաւ:

To Halve հավ բ, ն. Ընդ երկուս բաժանել, կիսել, երկատել:

Halves հավզ. Յոգնական Half բառի:

Halves, մջ. Տուր զկէսն, կէս մասն ինձ անկանի:

Ham հէմ գ. Տուն, կայուած, ագարակ, գիւղ, շէն:

Ham, գ. Զիստ, ջիլ կամ կարթ ծնկան. ազդր խոզի աղխաւել:

Hámated հէ՛մէյթէտ ած. Կարթաւոր, կարթաձեւ:

To Hámble հէ՛մպըլ բ, ն. Կարթակոտոր առնել, հատանել զջիլս ծնկաց:

Hame հէյմ գ. Անուր պարանոցի կառաձիգ ձիոյ:

Hámlet հա՛մլէթ գ. Գիւղ, շէն:

Hámmer հա՛մմըր գ. Մուրճ, ուռն. ջախիչ գլխոյ:

To Hámmer, բ, ն. Հարկանել ուռամբ, բաղխել մրճով, դարբնել. հնարել, ճարտարել:

To Hámmer, բ, չ. Հնարել, գուն գործել, ջանալ հնարս գտանել:

Hámmerer հա՛մմըրըր գ. Որ գործէ ուռամբ կամ մրճով:

Hámmerhard հա՛մմըրհարտ գ. Երկաթ կըռուեալ ուռամբ կամ մրճով:

Hámmock հա՛մմըք գ. Մահիճ առկախեալ:

Hámper հա՛մփըր գ. Սակառի, զամբիւղ, որթ, կողով մեծ:

To Hámper, բ, ն. Շղթել, կապել, կաշկանդել. ըմբռնել, որսալ, թակարդել, վարանել. 'ի նեղ արկանել:

Hámstring հէ՛մսթրինկ գ. Կարթք կամ ջիլք ծնկան:

To Hámstring, բ, ն. Կարթակոտոր առնել, հատանել զջիլս ծնկացն:

Hánaper հէ՛նէփըր գ. Տուն գանձու, գանձ արքունի:

Hánces հէ՛նսըզ գ. Յենարանք ինչ 'ի նաւու. ծայրք կամարաց (ըստ ճարտարապետաց):

Hand հէնտ գ. Ձեռն. թիզ, ուղուկ. կողմն, կոյս. առձեռն դրամ կամ վճար դրամոց. գին, դրամ. եղանակ, օրինակ, պայման, գործ, ձեռագործ, վաստակ, աշխատութիւն. լրումն, կատարելութիւն. հմտութիւն, ճարտարութիւն. ձեռնարկ, ձեռնարկութիւն. նպաստ, ձեռնտուութիւն. դիւրութիւն, պատրաստութիւն. խնամ, փոյթ, պաշտպանութիւն. լրումն պարտեաց. մերձաւորութիւն. շարժումն, տրամադրութիւն. թուղթ խաղու. ընդդիմութիւն, խնդիր. խորհուրդ, միտք, ձեռնարկ, առաջարկութիւն. օգնութիւն, առաւելութիւն. կռիւ, հակառակութիւն, մարտ. միջնորդութիւն. իշխանութիւն, կարողութիւն, զօրութիւն. կառավարութիւն, առնձ. սըլաք ժամացուցի. պաշտօնեայ, գործակալ. գործաւոր. զինուոր, զօրական. անխափ կամ առ ձեռն պատրաստ հաւաքումն. ձեռնագիր, ստորագրութիւն, գրչութիւն: Hand over head, կոյր զկուրայն, անխորհրդաբար, յանդգնչս: Hand to hand, բռնամարտիկ, բռնցի, հարկանելով զմիմեանս: Hand in hand, կալեալ զձեռանէ միմեանց, կից, 'ի միասին. 'ի դէպ, վայելուչ: Hand to mouth, առօրեայ վարձ, առ ուրն պարէն: To bear in hand, խաղ առնել, 'ի մտաւխս յուսացուցանել. 'ի դերև հանել, պատրել: To be hand and glove, լինել մտերիմ բարեկամ, սիրելի լինել միմեանց, պատշաճիլ: At hand կամ near hand, առ ձեռն, առ ձեռն պատրաստ,

հաւսյ, մերձ, մերձակայ, մօտալուտ: Hands off! զգոյշ լեր, մի մերձենար:

To Hand, ք, ն. Տալ, ընձեռել, կարկառել. ունել զձեռանէ, առաջնորդել ձեռամբ. արկանել զձեռն, ունել, ըմբռնել. շարժել կամ վարել ձեռամբ: To hand down, աւանդել, թողուլ, անցուցանել:

Hándbarrow հէնտպէրրօ գ. Նալակ, պատգարակ:

Hándbasket հէնտպէսքէթ գ. Կողով կամ զամբիւղ փոքրիկ զոր կրեն 'ի ձեռս:

Hand-bell հէնտ-պէլ գ. Զանգակ փոքրիկ:

Hand-breadth հէնտ-պրէտթհ գ. Թիզ, թըզաչափ, ուղուկ:

Hánded հէնտէտ ած. Որ գործէ աջոյ կամ ձախու ձեռամբ, յաջողակ 'ի գործել. ձեռն զձեռամբ արկեալ, կալեալ զձեռանէ: Right-handed, աջագործ, որ գործէ աջոյ ձեռամբ: Left-handed, ահեկագործ:

Hánder հէնտըր գ. Աւանդիչ, որ աւանդէ:

Hándfast հէնտֆէսթ գ. Ձեռակապք:

Hándful հէնտֆուլ գ. Որչափ բուռն միով, բուռն մի. թզաչափ մի, ուղուկ մի. խուռն, սակաւաթիւ. կար զօրութեան:

Hand-gallop հէնտ-կէլլըփ գ. Համդարտ վազք կամ արշաւանք ձիոյ:

Hand-gun հէնտ-կըն գ. Հրացան ձեռամբաձիգ:

Hándicraft հէնտիքրէֆթ գ. Ձեռագործք, արուեստ. արուեստագէտ, ճարտար, ճարտարապետ:

Handicráftsman հէնտիքրէֆթսմէն գ. Արուեստաւոր, արուեստագէտ, ճարտար, ճարտարապետ:

Hándily հէնտիլի մ. Յաջողակութեամբ, ճարտարութեամբ:

Hándiness հէնտինէս գ. Յաջողակութիւն, ճարտարութիւն:

Hándiwork հէնտիուըրք գ. Ձեռագործք, վաստակք ձեռաց:

Hándkerchief հէնքըրչիֆ գ. Թաշկինակ, անձեռոցիկ, դաստառակ:

Hándle հէնտըլ գ. Մեղեխ, դաստակ, երախակալ, ունկն, ճարմանդ, կանթ, ըմբռնելոյ. գործի:

To Hándle, ք, ն. Շօշափել, հպիլ կամ մերձենալ ձեռօք. վարել, 'ի գործ արկանել. կրթել, վարժել, ընտելացուցանել. խօսել, ճառել, յիշատակել, բանս 'ի մէջ առնուլ. վարիլ ընդ:

Hándless հէնտլէս ած. Անձեռն, ձեռնատ:

Hándmaid հէնտմէյտ գ. Աղախին, նաժիշտ:

Hándmill հէնտմիլ գ. Աղօրիք ձեռաց:

Hándsails հէնտսէյլզ գ. Առագաստ նաւու՝ զոր ձեռամբ վարեն:

Hándsaw հէնտսօ գ. Սղոց փոքրիկ:

Hándsel հէնսըլ գ. Առհաւատչեայ, ըսկզբնաւորութիւն:

To Hándsel, ք, ն. Նորոգ սկսանիլ, ըսկիզբն առնել զառաջինն:

Hándsome հէնսըմ ած. Գեղեցիկ, ընտիր, վայելուչ, չքնաղ, շքեղ, ազնիւ:

To Hándsome, ք, ն. Գեղեցկացուցանել, վայելչացուցանել:

Hándsomely հէնսըմլի մ. Գեղեցկաբար, գեղեցիկս, ճարտար, վայելչապէս, ազնուաբար:

Hándsomeness հէնսըմնէս գ. Գեղ, վայելչութիւն, ազնուութիւն:

Hándvice հէնտվայս գ. Մամլակ ձեռաց:

Hándwriting հէնտրայթին գ. Գիր, գըրուած, ձեռագիր:

Hándy հէնտի ած. Ձեռաց. յաջողաձեռն, յաջողակ, ճարտար. դիւրին, պատրաստական, առ ձեռն, յարմար, վայելուչ: Handy blows կամ handy strokes, հարուած կամ բաղխիւն ձեռաց, կռուփ:

Hándydandy հէնտիտէնտի գ. Խաղ ինչ մանկանց:

To Hang հէնկ ք, ն. Կախել, հաստատել. կախել, հանել 'ի կախաղանս. պարզել, տարածել. իջուցանել, թողացուցանել. դնել, պատել, զարդարել (զորմն). ամբառնալ, վերացուցանել:

To Hang, ք, չ. Կախիլ, կախեալ կալ, իջանել. անկանիլ կամ փարիլ (զպարանոցաւ). թողանիլ, թուլանալ. յարիլ, միանալ. անկանիլ 'ի վերայ. կալ, մնալ, նըստիլ, հանգչել. ըմբռնիլ 'ի տարակուսանս, կասիլ. լինել զառ 'ի վայր, խոնարհիլ. կախիլ, ելանել 'ի կախաղանս: [խի ինչ:

Hánger հէնկըր գ. Կախաղան, զորմէ կա-

Hánger, գ. Դանակ կարճ և լայն:

Hánger-on հէնկըր-օն գ. Պատառաբոյծ, անկոչ բաղմական:

Hánging հէնկին գ. Օթոցք կամ պաստառակալք կախեալք զորմոց սենեկաց:

Hánging, ած. Կախելոյ կամ սպանելոյ 'ի կախաղանի. արժանի կախաղանի:

Hángman հէնկմէն գ. Դահիճ, որ հանէ 'ի կախաղան:

Hank հէնք գ. Կարժ:

To Hánker հէնքըր ք, չ. Անձուկ յոյժ ունել, ջեռամուռ լինել:

Han't հէնթ. Համառօտութիւն has not և have not բառից:

Hap հէփ գ. Բաղդ, դէպք, անցք, վիճակ, պատահար:

To Hap, ք, չ. Դիպել, պատահել:

Hap-házard հէփ-հէզըրտ գ. Դէպք, դիպուած, պատահումն, հանդիպումն:

Hápless հէ՛փլէս ած. Դժբաղդ, թշուառ, տառապեալ, հեգ:

Háply հէ՛փլի մ. Թերեւս, գուցէ, ի դէպ. ըստ դիպաց, յանկարծ:

To Háppen հէ՛փփըն բ, չ. Դիպել, հանդիպել, պատահել, գալ, հասանել, անցանել:

Háppily հէ՛փփիլի մ. Երջանկաբար, բարեբաստութեամբ, յաջողակս, 'ի ձեռն, դիւրաւ:

Háppiness հէ՛փփինէս գ. Երջանկութիւն, երանութիւն. բարեբաղդութիւն, բարեբաստութիւն, յաջողուած. վիճակ, բաղդ. գեղեցկութիւն, ձիրք, շնորհք:

Háppy հէ՛փփի ած. Երջանիկ, երանելի. բարեբաղդ, բարեբաստիկ. յաջող, յաջողակ:

Harángue հարա՛նն գ. Ատենաբանութի՛, հրապարակախօսութիւն:

To Harángue, բ, չ. Ատենաբանել, հրապարակախօս լինել:

Haránguer հարա՛ննըր գ. Ատենաբան, հրապարակախօս:

Hárass հա՛րաս գ. Վաստակ, նեղութիւն. աւար, յափշտակութիւն, ասպատակութի՛:

To Hárass, բ, ն. Աշխատ առնել, վաստակեցուցանել, նեղել, տառապեցուցանել. աւար հարկանել, աւերել, ասպատակել:

Hárbinger հա՛րպինճըր գ. Սուրհանդակ, յառաջընթաց, կարապետ:

Hárbour հա՛րպըր գ. Իջեւան, վանք, պանդոկ. նաւահանգիստ. տեղի ապաւինի, ապաստանարան, պատսպարան:

To Hárbour, բ, չ. Իջեւանիլ, օթագայիլ, 'ագանել, պատսպարիլ, հանգչիլ:

To Hárbour, բ, ն. Ագուցանել, տալ վանս կամ իջեւանս, ժողովել 'ի տուն. պատսպարել, հանգուցանել:

Hárbourage հա՛րպըրէյճ գ. Ապաւինութիւն, տեղի ապաւինի, պատսպարան:

Hárbourer հա՛րպըրըր գ. Վանատուր, ժողովիչ, պատսպարան:

Hárbourless հա՛րպըրլէս ած. Որ ոչ ունի նաւահանգիստ. անպատսպար. անօթեւան, անյարկ:

Hard հարտ ած. Խիստ, կարծր, պինդ. դժուարին, ծանր. դժուարակիր, տարժանելի, անհնարին. դժուարակոխ, առապար. նեղիչ, ձանձրալի. անգութ, վայրագ, դաժան, անողոքելի. դեգ, բիրտ, տմարդի. դառնաշունչ, ցրտասաստ. բռնի, ակամայ. հզօր, զօրեղ, ուժգին. ուխշա, կծծի, կարկամ. խոժոռ:

Hard, մ. Մերձ, առընթեր, հուպ, առ երի. սաստիկ, ուժգին, թախանձանօք, կարի ինն, բազմօք, յանհնարինս. դժուարաւ, տառապանօք. խստիւ, սաստկագոյնս, ուժգնակի:

Hárdbound հա՛րտպաունտ ած. Քաջապինդ, խստապինդ, կարծր:

To Hárden հա՛րտըն բ, ն. Խստացուցանել. կրթել յանամօթութիւն. յամառեցուցանել. յապուշ կրթել. պնդել, ամրացուցանել. փապարել:

Hárdener հա՛րտընըր գ. Խստացուցիչ, կարծրացուցիչ, պնդացուցիչ:

Hardfávoured հարտֆէ՛յվըրտ ած. Դըժնեատեսիլ, ժանտատեսակ, ձառադէմ:

Hardhánded հարտհէ՛նտէտ ած. Որոյ ձեռք փապարեալ են 'ի վաստակոց:

Hárdhead հա՛րտհէտ գ. Բաղխումն գլխոց ընդ միմեանս:

Hardhéarted հարտհա՛րտէտ ած. Խստասիրտ, անողորմ, վայրագ, անհամբոյր, անողոքելի:

Hardhéartedness հարտհա՛րտէտնէս գ. Խըստասրտութիւն, անգթութիւն, ժանտութիւն, խստութիւն:

Hárdihead կամ Hárdihood հա՛րտիհէտ, հա՛րտիհուտ գ. Քաջութիւն, պնդութիւն, արիութիւն:

Hárdiment հա՛րտիմէնթ գ. Քաջութիւն, արիութիւն, պնդութիւն:

Hárdiness հա՛րտինէս գ. Խստութիւն, դժուարութիւն. վաստակ, աշխատութի՛. պնդութիւն, քաջութիւն. համարձակութի՛, յանդգնութիւն, լըբութիւն, ժպրհութի՛:

Hardláboured հարտլէ՛յպըրտ ած. Դժուարին, բազմաշխատ, ճարտարարուեստ, բազմաջան:

Hárdly հա՛րտլի մ. Դժուարաւ, հազիւ, ուր ուրեմն. խստիւ, սաստկապէս, անողորմ, ուժգին, չարաչար:

Hárdmouthed հա՛րտմաութհըտ ած. Խըստերախ (ձի):

Hárdness հա՛րտնէս գ. Կարծրութիւն, պնդութիւն. դժուարութիւն. սակաւութիւն, նուաղութիւն, աղքատութի՛. խըստութիւն, յամառութիւն. բրտութիւն, ժանտութիւն. անգթութիւն, դաժանութիւն. սաստկութիւն, խոժոռութի՛. դըժձութիւն, կարկամութիւն:

Hárdock հա՛րտօք գ. Տես Burdock.

Hards հարտզ գ. Ճիւղ կամ մըղեղակ կտաւոյ, թեփ կամ ունդ կանեփոյ:

Hárdship հա՛րտշիփ գ. Խստութի՛, ժանտութիւն, հարստահարութիւն, զրկանք. նեղութիւն, վիշտ, տառապանք:

Hárdware հա՛րտուէյր գ. Վաճառք, ձեռակերտք հրահալելեաց:

Hárdwareman հա՛րտուէյրմէն գ. Դարբին, վաճառական հրահալելեաց:

Hárdy հա՛րտի ած. Համարձակ, քաջասիրտ, սրտի, աներկիւղ. պինդ, պնդակազմ, ամուր, հաստատուն. յանդուգն, ժպիրհ, անամօթ:

Hare և Here, Ի բաղադրութեան անուանց նշանակէն պէտ կամ տէր:

Hare հէյր գ. Նապաստակ. նապաստակ (համաստեղութիւն):

To Hare, բ, ն. Երկեցուցանել, զարհուրեցուցանել, ահ արկանել: [կաձև:

Hárebell հէյրպէլ գ. Ծաղիկ ինչ զանգա-

Hárebrained հէյրպրէյնտ ած. Փոփոխամիտ, թեթևամիտ, անմիտ:

Hárefoot հէյրֆուտ գ. Ոտն նապաստակի (խոտ):

Hárelip հէյրլիփ գ. Ճեղքուած շրթանց:

Háresear հէյրզիր գ. Բոյս ինչ (նապաստակի ականջ):

Hárier հէրիյըր գ. Բարակ, շուն որսորդ նապաստակաց:

Hark հարք ձղ. Յո՛ւշ, մի՛տ դիր, հայեաց:

To Hark, բ, չ. Ունկն կամ ուշ դնել, մտադիր լինել: Տես to Hearken.

Harl հարլ գ. Թելք, մանրաթելք:

Hárlequin հա՛րլիքուին գ. Միմոս, խաղարկու, դերասան:

Hárlot հա՛րլըտ գ. Բոզ, պոռնիկ:

Hárlotry հա՛րլըտրի գ. Բոզութի, պոռնկութիւն. կին պոռնիկ կամ բոզ:

Harm հարմ գ. Յանցանք, մեղք, անիրաւութիւն. չարիք, վնաս, կորուստ, զըրկանք, զեան:

To Harm, բ, ն. Յանցանել, վնասել, անիրաւել, մեղանչել, չարիս գործել:

Hármful հա՛րմֆուլ ած. Վնասակար, չար, մեղանչական, անիրաւ, կորստական, հակառակ:

Hármfully հա՛րմֆուլլի մ. Ի վնաս, չարաչար, յանիրաւի:

Hármfulness հա՛րմֆուլնէս գ. Վնասակարութիւն, չարութիւն:

Hármless հա՛րմլէս ած. Անվնաս, անմեղ, անմեղանչական. անարատ, առանց վնասու:

Hármlessly հա՛րմլէսլի մ. Անվնաս, առանց վնասու կամ յանցանաց:

Harmlessness հա՛րմլէսնէս գ. Անմեղութի:

Hármonic, Harmónical հա՛րմօնիք, հարմօ՛նիքէլ ած. Ներդաշնակաւոր, միաբան. երաժշտական, արուեստական:

Harmónious հարմօ՛նիըս ած. Ներդաշնակաւոր, միաբան. երաժշտական, արուեստական, քաղցրանուագ:

Harmóniously հարմօ՛նիըսլի մ. Ներդաշնակութեամբ, յօդաւորաբար, միաբան. երաժշտաբար, արուեստաբար, քաղցրանուագ, քաղցրաձայն:

Harmóniousness հարմօ՛նիըսնէս գ. Ներդաշնակութիւն, համեմատութիւն, միաբանութիւն. երաժշտականութի, արուեստականութիւն:

To Hármonize հա՛րմօնայզ բ, ն. Ներդաշնակաւորել, յօրինել ներդաշնակութիւնս:

Hármony հա՛րմօնի գ. Ներդաշնակութի. չափակցութիւն, վայելչութիւն, համեմատութիւն, յարմարութիւն, յօդաւորութիւն, համաձայնութիւն. քաղցրաձայն երգ, ձայն նուագաց:

Hárness հա՛րնէս գ. Զրահ, լանջապանակ, սպառազինութիւն, կազմածք, ըղգեստք, անօթք:

To Hárness, բ, ն. Զինել, սպառազինել, վառել, կազմել, հանդերձել:

Harp հարփ գ. Սաղմոսարան, քնար, տաւիղ. քնար (համաստեղութիւն):

To Harp, բ, չ. Հարկանել սաղմոսարան. հարկանել, հնչեցուցանել:

Hárper հա՛րփըր գ. Քնարահար, սաղմոսանուագ, որ հարկանէ զտաւիղ:

Hárping iron հա՛րփինկ այըրն գ. Կարթ մեծ, ճանկ ինչ ձկնորսաց:

Harponéer հարփօնիր գ. Որ որսայ կէտ ճանկիւ, ձկնորս կարթընկէց:

Harpóon հարփո՛ւն գ. Ճանկ ձկնորսաց, կարթ մեծ:

Hárpsichord հա՛րփսիքորտ գ. Նուագարան ինչ բաղմաթել:

Hárpy հա՛րփի գ. Առասպելեալ հրէշ թռչուն. չար, անզգամ, յափշտակող:

Hárquebuss հա՛րքուէպըս գ. Տես Arquebuse.

Hárquebussier հա՛րքուէպըսիր գ. Հրացանակիր:

Harridán հէրրիտէն գ. Գրաստ անպիտան. բոզ անարգ:

Hárrow հէրրօ գ. Տափան:

Hárrow! ձղ. Ո՛հ, աւա՜ղ, վա՜հ:

To Hárrow, բ, ն. Տափանել. հերձանել, ճեղքել, պատառել. դերփել, աւար հարկանել. արշաւել, ապականել. խռովել, ամբոխել, աշխատ առնել:

Hárrower հէրրօըր գ. Որ տափանէ. ազդ բազէից:

To Hárry հէրրի բ, ն. Նեղել, տանջել, աշխատ առնել. տագնապեցուցանել. յափշտակել կամ աւար առնուլ:

Harsh հարշ ած. Տոխպ, դառն. խիստ, խոշոր, անախորժ, դժուարալուր. խիստ, սաստիկ, դաժան, բիրտ, ամարդի. դժոխըմբելի, կարծր. սաստիկ, անաչառ:

Hárshly հա՛րշլի մ. Տոփութեամբ, խակութեամբ. խակիւ, դառնութեամբ. ուժգին, սաստկապէս, անախորժ, դժուարալուր:

Hárshness հա՛րշնէս գ. Տապութիւն, խակութիւն. խստութիւն, ժանտութիւն. բըրտութիւն, խոշորութիւն, կարծրութիւն, անհաւրթութիւն. վայրենութիւն, խորթաբարոյութիւն:

Hart հարթ գ. Եղջերու:

Hárt-royal հա՛րթ-րօյէլ գ. Բոյս ինչ:

Hártshorn հա՛րթսհօրն գ. Եղջիւր եղջերուի (դեղ ինչ):

Hártshorn, գ. Խոտ ինչ:

Hártstongue հա՛րթսթընկ գ. Բոյս ինչ. (եղջերուալեզու):

Hártwort հա՛րթուըրթ գ. Աղանդն, զսեւանդ:

Hárvest հա՛րվէսթ գ. Հունձք. արմտիք, առհմական. պտուղ, արդիւնք:

Hárvest-home հա՛րվէսթ-հօմ գ. Երգ ցընծութեան հնձողաց, երգ հնձոց. ժամանակ հնձոց:

Hárvest-lord հա՛րվէսթ-լօրտ գ. Գլուխ կամ պետ հնձողաց:

Hárvester հա՛րվէսթըր գ. Հնձող:

Hárvestman հա՛րվէսթմէն գ. Հնձող:

To Hash հէշ բ, չ. Կտրատել, մանր հատանել, մանրել:

Hask հէսք գ. Տապանակ, տաղաւար:

Háslet կամ Hárslet հէյսլէթ, հա՛րսլէթ գ. Ընդերք կամ փորոտի խոզի:

Hasp հէսփ գ. Կեռ գործի ինչ կմ աղխ:

To Hasp, բ, չ. Աղխել:

Hássock հէսօք գ. Պատուանդան ծնդաց:

Hast հէսթ. Երկրորդ դէմք եզական սահմանական ներկայի to Have բայի:

Haste հէյսթ գ. Շտապ, փոյթ, ճեպ, տագնապ, երագութիւն, ժրութի. բուռն, սաստկութիւն:

To Haste, to Hásten հէյսն բ, չ. Փութալ, ճեպել, աճապարել. շտապել, տագնապել, խուճապել:

To Haste, to Hásten, բ, ն. Ճեպել, փութացուցանել. սախպել, տագնապել, խուճապել:

Hástener հէյսընըր գ. Սախող, աճապարող, փութացուցանող:

Hástily հէյսթիլի մ. Փոյթ, փութանակի, արագ, վաղ, շտապաւ, տագնապաւ, ճեպով, սնդագոյն. յանդգնաբար. բուռն, սաստկութեամբ:

Hástiness հէյսթինէս գ. Փոյթ, արագութիւն. շտապ, տագնապ, շութափութիւն, խուճապումն. բռնութիւն, սաստկութիւն, բուռն յարձակումն. զայրոյթ, ցասումն:

Hástings հէյսթինկզ գ. Կանխահաս ոլոռունք:

Hásty հէյսթի ած. Շոյտ, փոյթ, արագ, վաղվաղակի. բուռն, սաստիկ, անհնարին. յանդուգն, ձեռներէց. գլխապտոյտ, բարկացայտ. կանխահաս:

Hásty-pudding հէյսթի-փուտինկ գ. Խիւս:

Hat հէթ գ. Խոյր, գլխարկ:

Hátband հէթպէնտ գ. Երիզ խուրի:

Hátcase հէթքէյս գ. Տուփ կամ պահարան խուրի:

Hatch հէչ գ. Թուխս. ծնունդ ձագուց. յայտնութիւն, բացումն, երեւումն. վէրնադուռն: Hatches, միջնադուռն դամկանի կամ յարկի նաւուն: To be under hatches, անկանել 'ի յետին թշուառութիւն կամ աղքատութիւն, չքաւորիլ:

To Hatch, բ, ն. Ծնանիլ ձագս (թռչնոց կամ հաւուց). թխսել, ածել զձուս. յառաջ բերել, արտադրել. հնարել, նիւթել, մեքենայել. գծել, փորագրել, քանդակել:

To Hatch, բ, չ. Մերձ լինել 'ի ծնանիլ կամ ելանել 'ի ձուոյ:

Hátchel հէչէլ գ. Սանտր վշոյ կամ ասու:

To Hátchel, բ, ն. Սանտրել, գզել կամ մաքրել զվուշ կամ զասր:

Hátcheller հէչըլըր գ. Սանտրիչ կամ գզիչ ասու:

Hátchet հէչէթ գ. Կացին, տապար:

Hátchet-face հէչէթ-ֆէյս գ. Տգեղ, արատաւոր կամ վիրաւոր դէմք:

Hátchment հէչմէնթ գ. Ասպար. կնիք ազգատոհմի:

Hátchway հէչուէյ գ. Ճանապարհ կամ անցք միջնադրան նաւուն:

Hate հէյթ գ. Ատելութիւն, խէթ, ոխ:

To Hate, բ, ն. Ատել, զզուել, նողկալ, խէթ ունել:

Háteful հէյթֆուլ ած. Ատելի, զզուելի. ատեցող, չարակամ:

Hátefully հէյթֆուլլի մ. Ատելութեամբ, թշնամութեամբ:

Hátefulness հէյթֆուլնէս գ. Գարշութիւն, զզուութիւն:

Háter հէյթըր գ. Ատեցող, ատելի, թըշնամի:

Hátred հէյթրէտ գ. Ատելութիւն, թըշնամութիւն, խէթ, ոխ, չարութիւն, չարակամութիւն, զզուումն:

Hátter հէթըր գ. Խոյրարար, խոյրավաճառ:

To Hátter, բ, ն. Աշխատ առնել, նեղել, տանջել:

Háttock հէթըք գ. Դադիչ, օրան:

Háuberk հօպէրք գ. Լանջապան, զրահ, լանջապահ:

To Have հէվ բ, ն. Ունել. կրել, տանիլ. վարել, 'ի կիր արկանել. ստանալ. վայելել. առնուլ, ընդունել. լինել, պատել. ոչ ունել անփոյթ կամ անհոգ լինել. կար-

ծել, համարել, դրել. խնդրել, պահանջել. լինել առն կամ կնոջ. ունել պէտս, պարտական լինել. ցանկալ, փափաքել. գնել: Have I need of? մի՞ թէ կարօտացայ: Have it away, 'ի բաց տար, կալ 'ի բաց: Have a care, զգոյշ լեր, մի՛ անփոյթ առներ: I hade rather կամ I would have, երանի թէ, ո՛ տայր ինձ: Have at կամ with, ունել յօժարութիւն կամ կամս:

Háven հէ՛վըն գ. Նաւահանգիստ. տեղի ապաւինի, ապաստանարան:

Hávener հէ՛վընըր գ. Ոստիկան կամ հրամանատար նաւահանգստի:

Háver հէ՛վըր գ. Ունող, ստացող, տէր. վարսակ:

Haught հօտ ած. Մեծ, հպարտ, գոռոզ. բարձր, վեհ, վսեմ, գերապանծ:

Háughtily հօ՛թիլի մ. Ամբարտաւանս, գոռոզաբար:

Háughtiness հօ՛թինէս գ. Ամբարտաւանութիւն, գոռոզութիւն:

Háughty հօ՛թի ած. Գոռոզ, սէգ, ամբարտաւան. յանդուգն. վեհապանծ, պանծալի:

Háving հէ՛վին գ. Ինչք, ստացուածք, գոյք. ստացումն. ընթացք, կարգ:

Háviour հէյ՛վիըր գ. Ընթացք, գնացք, կենցաղ, եղանակ:

Haul հօլ գ. Քարշումն, ձգումն, բռնումն:

To Haul, բ, ն. Քարշել, ձգել, մղել, վարել:

Haum հօմ գ. Յարդ:

Haunch հանչ գ. Ազդր, բարձ, զիստ:

Haunt հանթ գ. Բոյն, որջ, կաղաղ. յաճախութիւն, սովորութիւն, դեգերանք, ընկերութիւն, ընտանութիւն:

To Haunt, բ, ն. Յաճախել, յաճախ երթալ կամ վարիլ, դեգերիլ. նեղել. երեւիլ, տեսանիլ:

To Haunt, բ, չ. Յաճախել, դեգերիլ, ասէպ երեւիլ, հանապազորդել:

Háunter հա՛նթըր գ. Որ յաճախէ, որ դեգերի կամ հանապազորդէ:

Hávock հէ՛վըք գ. Կորուստ, սատակումն, մահ, հալածումն, կործանումն, աւեր, ապականութիւն:

Hávock, մբջ. Աղէ՜, ո՛ն 'ի զէն:

To Hávock, բ, ն. Կորուսանել, սատակել, եղծանել, քանդել, աւերել:

Háutboy հօ՛պօյ գ. Ազգ սրնգի կամ նըւագարանի:

Haw հօ գ. Հատապտուղ փշալից թփոյ. րիծ կամ նիշ աչաց, լուսն. անդաստակ առտանք:

To Haw, բ, չ. Վարանիլ, երկբայիլ, առքակուանօք խօսել:

Hawk հօք գ. Բազէ. հազ առ 'ի թքանել:

To Hawk, բ, չ. Որսալ թռչունս բազէիւք. խոյանալ, զիմել 'ի վերայ. հազալով թքանել, արկանել խուխս. վաճառել աստ և անդ զվաճառս, փերեզակ լինել:

Háwked հօ՛քէտ ած. Արծուոնգն, բազէանման:

Háwker հօ՛քըր գ. Փերեզակ՝ ալալակելով 'ի փողոցս:

Háwkweed հօ՛քուիտ գ. Տունկ ինչ:

Háwses հօ՛սէզ գ. Կրկին ծակք նաւուն վասն մալխոյ խարսխին:

Háwthorn հօ՛թհօրն գ. Թուփ ինչ փշալից՝ որ բերէ հատապտուղս: [ինչ:

Háwthorn fly հօ՛թհօրն ֆլայ գ. Միջատ

Hay հէյ գ. Խոտ չոր, խար: To dance the hay, պարս բոլորել, պարել շուրջանակի, կաքաւել:

Hay, գ. Թակարդ, ծուղակ, վարմ:

Háymaker հէյ՛մէյքըր գ. Որ հնձէ կամ չորացուցանէ զխոտ:

Házard հէ՛զըրտ գ. Դէպք, դիպուած, պատահար. վտանգ, արկածք, փորձանք. ազգ նարդի:

To Házard, բ, ն. Արկանել կամ դնել 'ի վտանգ, վտանգել:

To Házard, բ, չ. Արկանել զանձն 'ի վտանգ, գիմագրաւ լինել, համարձակիլ:

Házardable հէ՛զըրտէպլ ած. Վտանգաւոր, յանդուգն:

Házarder հէ՛զըրտըր գ. Դիմագրաւ, յանդուգն, անվեհեր, յանձնապաստան:

Házardous հէ՛զըրտըս ած. Վտանգաւոր, բազմավտանգ, յանդուգն:

Házardously հէ՛զըրտըսլի մ. Վտանգաւ, յանդուգն, յանդգնաբար:

Házardry հէ՛զըրտրի գ. Յանդգնութիւն, համարձակութիւն, յանձնապաստանութիւն:

Haze հէյզ գ. Մէգ, մառախուղ, շամանդաղ:

To Haze, բ, ն. Մխապատ կամ մառախլապատ լինել, նսեմանալ:

To Haze, բ, ն. Երկեցուցանել, զարհուրեցուցանել:

Házel հէյ՛զըլ գ. Կաղին. կաղնի:

Házel, Házelly հէյ՛զըլի ած. Կաղնագոյն:

Házy հէյ՛զի ած. Մխապատ, մառախլապատ, նսեմ, մթագին:

He հի թէր. (դր.) Նա, ինքն. այր, արու: He goat, նոխազ, քաղ, քօշ:

Head հէտ գ. Գլուխ. պետ, պարագլուխ, գլխաւոր, առաջնորդ. սեռ, տեսակ, ազգ. առաջին տեղի, գահագլուխ. խելք, միտք. հանճար. ճակատ, դէմք, առաջին կողմն. գիմագրութիւն, ընդդիմութիւն. համարձակութիւն, կամք, յօժա-

րուԹիւն. մարդ, անձն, իւրաքանչիւր ոք. ծագ, գագաԹն, կատար, աւարտ. դաստակ, մեղեխ. մնարք (անկողնոյ). սկաւառակ գլխոյ, գագաԹն. զարդ գլխոյ, գըլխարկ, գլխաշուք. աղբիւր, ակն. գլուխ կամ մասն բանի. չափ, սահման, աճումն, առաւելուԹիւն. իշխանուԹիւն, զօրուԹն, բանուԹիւն. ամբոխ, գունդ, խումբ. զօրք, բազմուԹիւն զօրաց. ազատուԹիւն, սանձարձակուԹիւն. պուրակ: Head and ears, անձն ողջոյն, բոլորովին: Head and shoulders, բանի, ակամայ, բռնաբար:

Head, ած. Գլխաւոր, առաջին, երեւելի:

To Head, բ, ն. Գլուխ կամ առաջնորդ լինել, իշխան և պետ լինել. գլխատել. գըլուխ դնել կամ կազմել, յօրինել զգլուխ կիմզծայր. յատանել զգագաԹունս ծառոց:

Héadach հէտէյք գ. Ցաւ գլխոյ:

Héadband հէտպէնտ գ. Վարսակալ, ապարօշ, ծամակալ, փաԹեԹ գլխոյ. կողակալք գրոց:

Héadborough հէտպըրրօ գ. Տրիբուն, ըստորին զօրապետ, հրամանատար:

Héaddress հէտտրէս գ. Զարդ գլխոյ, գլխաշուք. գլխարկ, գդակ, գլխադիր:

Héader հէտըր գ. Որ յօրինէ զգլուխս կամ զծայրս. անկիւնաքար:

Héadgargle հէտկէրկըլ գ. ՀիւանդուԹն ինչ անասնոց:

Héadiness հէտինէս գ. ԴեգուԹիւն, կամակորուԹիւն, ժանտուԹիւն, խստուԹն, ժպրհուԹիւն:

Héadland հէտլէնտ գ. Սար, սարաւանդ, ստարաւանդակ, գահաւանդ, հրուանդան:

Héadless հէտլէս ած. Գլխատ. անգլուխ, անառաջնորդ. անխմատ, անհանճար, անմիտ, կամակոր, յանդուգն:

Héadlong հէտլօն ած. Յանդուգն, գահավէժ. անխորհուրդ. յանկարծ:

Héadlong, մ. Գահավիժաբար, գահավէժ բերմամբ. յանդուգն, անմտաբար. խուճապաւ, տագնապաւ:

Héadpiece հէտփիս գ. Սաղաւարտ, գըլխանոց. իմաստուԹիւն, խելք, ճարտարուԹիւն մտաց:

Héadquarters հէտքուօրթըրզ գ. Զօրանիստ տեղի, վանք կամ պահ զօրաց:

Héadship հէտշիփ գ. ԳլխաւորուԹիւն, ուագուԹիւն, առաջին տեղի, գահագլուխ:

Héadsman հէտզմէն գ. Դահիճ գլխատող, կառափնատիչ:

Héadstall հէտսթօլ գ. Մասն երասանակին որ պատէ զճակատ ձիոյն: [վէմ:

Héadstone հէտսթօն գ. Անկիւնակալ

Héadstrong հէտսթրօն ած. Խստապարանոց, յամառ, խեռ:

Héadworkman հէտուըրքմէն գ. Գլուխ գործաւորաց, առաջին պաշտօնեայ:

Héady հէտի ած. Բուռն, յանդուգն, յամառ, դեգ, ապառում, անսանձ. աղդու, արբեցուցիչ. ուժգին, սաստիկ:

To Heal հիլ բ, ն. Բժշկել, ապաքինել, բուժել. դարմանել, հաստատել. կցել կամ միաւորել զվէրս. հաշտեցուցանել:

To Heal, բ, չ. Ապաքինիլ, բուժիլ, առողջանալ. կցիլ, միաւորիլ (վիրաց):

Héaler հիլըր գ. Բուժիչ, բժիշկ:

Héaling հիլին ած. Բուժական, կակղիչ, մեղմացուցիչ. քաղցր, համբոյր:

Health հէլթհ գ. ԱռողջուԹիւն, ողջուԹիւն. ողջոյն, կենդանուԹիւն. փրկուԹն, ապատուԹիւն:

Héalthful հէլթհֆուլ ած. Ողջ, առողջ, քաջառողջ. ողջամիտ, ուղիղ. առողջարար, օգտակար, անվնաս, բարեխառն. փրկաւէտ, օգեշահ:

Héalthfully հէլթհֆուլի մ. Ողջամբ. յօգուտ, յառողջուԹիւն, 'ի քաջողջուԹիւն:

Héalthfulness հէլթհֆուլնէս գ. ԱռողջուԹիւն, բարեխառնուԹիւն:

Héalthily հէլթհիլի մ. Ողջամբ, առողջուԹեամբ, քաջողջուԹեամբ:

Héalthiness հէլթհինէս գ. ՈղջուԹիւն, առողջուԹիւն, քաջողջուԹիւն:

Héalthless հէլթհլէս ած. Անառողջ, հիւանդ, խօԹ. վնասակար առողջուԹեան:

Héalthsome հէլթհսըմ ած. Առողջարար, քաջառողջ, օգտակար:

Héalthy հէլթհի ած. Առողջ, քաջառողջ. առողջարար, օգտակար առողջուԹեան:

Heam հիմ գ. Ծին անասնոց:

Heap հիփ գ. Դէզ, շեղջ, կոյտ. խումբ, բազմուԹիւն, ամբոխ:

To Heap, բ, ն. Դիզել, բարդել, կուտել. հաւաքել, ժողովել, ամբարել. գանձել. յաւելուլ, դնել 'ի վերայ:

Héaper հիփըր գ. Որ բարդէ կամ դիզէ, հաւաքիչ. կուտակող:

Héapy հիփի ած. Բարդեալ, շեղջակուտեալ, հաւաքեալ, շեղջաշեղջ, բազմակոյտ:

To Hear հիր բ, չ. Լսել. ունկն դնել, ունկնդիր լինել: To hear of, լսել, իմանալ, հասու լինել, լսելի կամ լուր լինել:

To Hear, բ, ն. Լսել. ունկնդիր լինել, անսալ. լսել զդատաստան, դատել:

Heard հէրտ գ. Տես Herd.

Héarer հիրըր գ. Լսող, ունկնդիր, ականջալուր. աշակերտ:

Héaring հիրին գ. Ունկն, լսելիք, ականջք. ունկնդրուԹիւն. ատեան, դատաստան. լուր, լսելուԹիւն, լու:

To Héarken հարքըն բ, չ. Ունկնդիր լի-

նել, լսել. անսալ, ապաւել, մտադիր լինել:

Héarkener հա՛րքընըր գ. Ունկնդիր, մտադիր, դէտակն:

Héarsay հի՛րսէյ գ. Լուր, համբաւ, ձայն, զրոյց: By hearsay, յականջալուրս:

Hearse հըրս գ. Դագաղք: Տես Herse.

Heart հարթ գ. Սիրտ. քաջասրտութի՛ւ, արիութիւն. քաջալերութիւն, համարձակութիւն. խորք, մէջք, ներքին կողմն, խորշ. ստամոքութիւն, ոյժ, զօրութիւն. սիրելի, մտերիմ, օգնական. սէր, յօժարութիւն, կամք, ախորժակ. փոյթ, եռանդն, նախանձ, վրէժխնդրութիւն. հոգ, խնամ, անձկութիւն. խորհուրդ, միտք, գլխաւորութիւն. գաղանիք. խիղճ մտաց. գութ, խանդաղատանք, կարեկցութիւն: To learn կամ to get by heart, ուսանել 'ի բերան, 'ի միտ առնուլ: To find in the heart, յօժարիլ, ոչ խորշիլ: To take to heart, ունել նախանձ յանձին, վրէժխնդիր կամ նախանձայոյզ լինել:

Hearth-ach հա՛րթ-էյք գ. Ցաւ սրտի, կըսկիծ, տառապանք, տրտմութիւն:

Hearth-break հա՛րթ-պրէյք գ. Անձկութիւն, վիշտ, ցաւ սրտի, մորմոք, աղէտք, թշուառութիւն:

Heart-breaker հա՛րթ-պրէյքըր գ. Խոպոպիք կամ հիւսք վարսից կնոջ (ասի ընդ կատակս):

Heart-breaking հա՛րթ-պրէյքին ած. Մորմոքեցուցիչ, ախրագին, ցաւագին:

Heart-breaking, գ. Ցաւ սրտի, մորմոք, վիշտ, տառապանք:

Heart-burned հա՛րթ-պըրնըտ ած. Որ ունի սիրտ բորբոքեալ կամ զայրացեալ:

Heart-burning հա՛րթ-պըրնին գ. Ցաւ ստամոքաց, սրտացաւութիւն (ըստ բժշկաց). խէթ, ատելութիւն, զայրոյթ սրտի:

Heart-dear հա՛րթ-տիր ած. Սիրով սիրեցեալ, մտերիմ, սերտ սիրելի:

Heart-ease հա՛րթ-իզ գ. Հանգիստ, խաղաղութիւն, անդորրութիւն սրտի:

Heart-easing հա՛րթ-իզին ած. Անդորրաւէտ, խաղաղաւէտ, որ ուրախ առնէ զսիրտ:

Heart-felt հա՛րթ-ֆէլթ ած. Սրտառուչ, բերկրապատար:

Heart-peas հա՛րթ-փիզ գ. Բոյս ինչ:

Heart-quelling հա՛րթ-քուէլին ած. Սըրտառուչ, ցանկալի:

Heart-rending հա՛րթ-րէնտին ած. Բօթալից, ցաւագին, դառն:

Heart-sick հա՛րթ-սիք ած. Որ ունի ցաւ կամ վէրս 'ի սրտի. ցաւագին սրտիւ կամ անձամբ. կարեվէր, հարեալ 'ի սիրտ:

Hearts-ease հա՛րթս-իզ գ. Եռագոյն մանուշակ:

Heart-sore հա՛րթ-սօր գ. Վէրք սրտի:

Heart-string հա՛րթ-սթրին գ. Երակք կամ ջիլք սրտի:

Heart-struck հա՛րթ-սթրըք ած. Հարեալ 'ի սիրտ. զարհուրեալ, շուարեալ, սրտաբեկ, ահաբեկ:

Heart-swelling հա՛րթ-սուէլին ած. Բարձրամիտ, որ ունի սիրտ փքացեալ:

Heart-wounded հա՛րթ-ուունտէտ ած. Հարեալ 'ի սիրտ:

Héarted, Hard hearted հարտ հա՛րթէտ ած. Խստասիրտ, անգութ, անողորմ:

To Héarten հա՛րթըն բ, ն. Սրտապնդել, քաջալերել, յորդորել. նորոգել, պարարտացուցանել (զանդս):

Hearth հարթհ գ. Վառարան, կրակարան, յատակ վառարանի:

Héartily հա՛րթիլի մ. Ի բոլոր սրտէ, սըրտի մտօք, մտադիւր, կամակար, ուժգին. անյագ:

Héartiness հա՛րթինէս գ. Սէր ճշմարիտ, անկեղծութիւն. մտադիւրութիւն, յօժարութիւն, կամակարութիւն, եռանդն:

Héartless հա՛րթլէս ած. Վատասիրտ, երկչոտ, վեհերոտ, թուլասիրտ:

Héartlessly հա՛րթլէսլի մ. Վատասրտութեամբ, երկչոտութեամբ:

Héartlessness հա՛րթլէսնէս գ. Վատասրտութիւն, վատութիւն, երկչոտութի՛ւ:

Héarty հա՛րթի ած. Անկեղծ, սերտ, մըտադիւր, կամակար. քաջառողջ, առոյգ, կորովի, զուարթ, կայտառ. խիտ, կարծր, ուժգին:

Hearty-hale հա՛րթի-հէյլ ած. Առողջարար կամ կազդուրիչ սրտի:

Heat հիթ գ. Ջերմութիւն, տապ, տօթ, եռանդն. ուժգնութիւն, սաստկութիւն, յուզումն կրից. աղմուկ, խռովութիւն, կագ, կռիւ. խաղաւարտ, պալար կարմրագոյն յերեսս. ձիընթացք:

To Heat, բ, ն. Ջեռուցանել, վառել, բորբոքել. գրգռել, զայրացուցանել:

Héater հի՛թըր գ. Արդուկ. (տճ. իւթիւ):

Heath հիթհ գ. Ցախ (թուփ). ցախալից կամ թփուտ վայր:

Heath-cock հիթհ-քօք գ. Թռչուն ինչ:

Heath-peas հիթհ-փիզ գ. Ազգ ոլոռան կամ ընդոյ:

Heath-pout հիթհ-փաութ գ. Թռչուն ինչ:

Heath-rose հիթհ-րօզ գ. Բոյս ինչ:

Héathen հի՛թհըն գ, և ած. Հեթանոս, կռապաշտ, այլազգի:

Héathenish հի՛թհընիշ ած. Հեթանոսական, կռապաշտութեան. բարբարոսական, անգութ, անողորմ, ժանտաժուտ:

Héathenishly հի՛թհընիշլի մ. Հեթանո-

ռամկար, ըստ օրինի հեթանոսաց։

Héathenism հի՛թհընիզմ գ. Հեթանոսութիւն, կռապաշտութիւն, հեթանոսական օրէնք։

Héathy հի՛թհի ած. Ցախալից, թփուտ։

Heave հիվ գ. Ամբարձումն, ուռոյց. հեք կամ բաբախումն սրտի, հառաչանք. խառնակութիւն ստամոքսոյ, նողկանք. ձիգն 'ի յառնել կամ 'ի վերանալ։

To Heave, ք, ն. Ամբառնալ, վերացուցանել, կանգնել. բառնալ, տանել, բարձեալ բերել. խմորել. ուռուցանել, փքացուցանել. հանել 'ի սրտէ, արձակել. փսխել, ժայթքել. ընկենուլ, ամալ. հանել 'ի վեր, բարձրացուցանել։

To Heave, ք, չ. Հեւալ, թառել. յոգւոց հանել, անձկալ. բաբախել սրտի, տրոփել. ամբառնալ, բարձրանալ. խառնակիլ ստամոքսաց, նողկալ։

Heave offering, – օ՛ֆֆըրինկ գ. Երախայրիք, նուէր երախայրեաց։

Héaven հի՛վըն գ. Երկինք, բարձունք, հաստատութիւն երկնից. արքայութիւն երկնից. աստուածային տեսութիւն. դիք, վերինք, վերնականք, անմահք. բարձրութիւն, կատար, ծայր, ծագ։

Héaven-born հի՛վըն-պօրն ած. Երկնածին, երկնառաք, իջեալ յերկնից։

Héaven-bred հի՛վըն-պրէտ ած. Երկնասնունդ, երկնային, չնաշխարհիկ, վերնական։

Héaven-built հի՛վըն-պիլտ ած. Երկնակառոյց, աստուածաշէն։

Héaven-directed հի՛վըն-տիրէքթէտ ած. Երկնաձիգ, երկնահայեաց, երկնաբերձ. աստուածուսոյց։

Héavenly հի՛վընլի ած. Երկնային, վերնական, չնաշխարհիկ, երկնաբնակ, հրեշտակային։

Héavenly, մ. Աստուածապէս, երկնանման. յերկնուստ, աստուածուստ։

Héavenward հի՛վընուօրտ մ. Ուղղեալ յերկինս, ընդ երկինս։

Héavily հի՛վիլի մ. Ծանունս, ծանրութեամբ. ուժգին, սաստկապէս. դառնապէս, ցաւագին, տխրագին։

Héaviness հի՛վինէս գ. Ծանրութիւն, կշիռ. ձանձրութիւն, վհատութիւն, տրտմութիւն, թաղծութիւն. թմբրութիւն, ապշութիւն. թանձրութիւն, պարարտութի։

Héavy հի՛վի ած. Ծանր, ծանրակիր. տխուր, տրտում. դժուարակիր, ձանձրալի, դժնդակ, տաղտկալի, դառն, խիստ. դանդաղ, յամր, հեղգ. ապուշ, թանձրամիտ, թմբրեալ, ծանրացեալ 'ի քնոյ. դըժուարամարս. պարարտ, արգաւանդահող. դժուարագնալի, անկոխ, դժնեայ. դժուարին, տաժանելի, տարժանակիր։

Héavy, մ. Ծանունս. – laden, ծանրաբեռն, ծանրաբեռնեալ։

Hébdomad հէ՛պտօմէտ գ. Եօթնեակ, եօթն օր, շաբաթ։

Hebdómadal, Hebdómadary հէպտօ՛մէտըլ. հէպտօ՛մէտէրի ած. Եօթնեկի, շաբաթական։

To Hébetate հէ՛պիթէյթ ք, ն. Բթացուցանել. նսեմացուցանել։

Hebetátion հէպիթէ՛յշըն գ. Բթամտութիւն, բթութիւն, ապշութիւն. վատութիւն, տկարութիւն։

Hébetude հէ՛պիթիուտ գ. Բթութիւն, բթամտութիւն. վատութիւն, տկարութի։

Hébraism հէ՛պրէյիզմ գ. Ոճ եբրայական բարբառոյ, եբրայաբանութիւն։

Hébraist, Hébrician հէ՛պրէյիսթ, հէպրի՛շըն գ. Եբրայագէտ, հմուտ եբրայական բարբառոյ։

Hécatomb հէ՛քէթօմ գ. Հարիւրզոհեան պատարագ։

Héctic, Héctical հէ՛քթիք, հէ՛քթիքըլ ած. Ծիւրական. ախտացեալ զախտ ծիւրական։

Héctic, գ. Ծիւրական ախտ կամ տենդ։

Héctor հէ՛քթըր գ. Հեկտոր. մեծապանծ, խրոխտապանծ։

To Héctor, ք, ն. Պանծալ, խրոխտալ, մեծաբանել, ձոխանալ 'ի վերայ։

To Héctor, ք, չ. Խրոխտալ, մեծաբանել, յոխորտալ։

Héctoring հէ՛քթըրինկ գ. Մեծաբանութի, մնապարծութիւն։

Hederáceous հէտէրէ՛յշըս ած. Բաղեղնաբեր, որ բուսուցանէ բաղեղն։

Hedge հէճ գ. Ցանկ, ցանկապատ. անարգ, վատատոհմիկ։

To Hedge, ք, ն. Ցանկել, ցանկապատ յօրինել. պատել, փակել. մուծանել, արկանել, գնել։

To Hedge, ք, չ. Գալարիլ, ղօղիլ, թագուցանել զգլուխն, խորամանկել։

Hedge-born հէճ-պօրն ած. Ցածագին, վատատոհմիկ։

Hedge-fúmitory հէճ-ֆի՛ումիթըրի գ. Բոյս ինչ բժշկական։

Hedge-hog հէճ-հօկ գ. Ոզնի։

Hedge-hy'ssop հէճ-հի՛սսըփ գ. Զօպայ վայրի։

Hedge-mústard հէճ-մը՛սթէրտ գ. Բոյս ինչ (արեւգնիճ)։

Hedge-nettle հէճ-նէթթըլ գ. Բոյս ինչ։

Hedge-note հէճ-նօթ գ. Անպիտան գըրուած կամ քերթուած։

Hedge-pig հէճ-փիկ գ. Ձագ ոզնւոյ։

Hedge-row հէճ-րօ գ. Ցանկապատ կամ թանձրախիտ շարք ծառոց։

Hedge-sparrow հէճ-սփէրրօ գ. Ճնճղուկ մայրաւայրոյ։

Hédging-bill հէճինկ-պիլ գ. Յաւաց։

Hédger հէճըր գ. Որ յօրինէ ցանկապատս։

Heed հիտ գ. Խնամ, փոյթ, զգաստութիւն, մտադրութիւն. զգուշութիւն, երկիւղ. զխաղութիւն, զննութիւն. խոհականութիւն. պատկառանք, ակնածութի, յարգութիւն։ Take heed, զգոյշ լեր, հայեաց յանձն քո։

To Heed, բ, ն. Դիտել, զննել, ուշ ունել, զգուշանալ, պատկառ կալ, արթուն լինել։

Héedful հիտֆուլ ած. Զգաստ, արթուն, խոհական։

Héedfully հիտֆուլլի մ. Մտադիր, խնամով, զգուշութեամբ։

Héedfulness հիտֆուլնէս գ. Զգուշութի, արթնութիւն, մտադրութիւն։

Héedily հիտիլի մ. Զգուշութեամբ, արթնութեամբ, խնամով։

Héediness հիտինէս գ. Զգուշութիւն, արթնութիւն, խնամ։

Héedless հիտլէս ած. Անհոգ, անփոյթ, անզգաստ։

Héedlessly հիտլէսլի մ. Յանհոգս, յանզգոյշ, անմտադիր։

Héedlessness հիտլէսնէս գ. Անհոգութիւն, անզգուշութիւն։

Heel հիլ գ. Կրունկ, գարշապար. ոտն (կենդանեաց). փախուստ. կրունկ (կօշկաց)։ To be at the heels, հալածել, վանել, վարել. գարանակալ լինել. 'ի մերձ հասանել. կալ առընթեր։ To lay by the heels, կապել զոտս, ընդել 'ի կոճեղս։

To Heel, բ, չ. Կաքաւել. ընկողմանել (զնաւն)։ [զաղի։

To Heel, բ, ն. Դնել զկօշտ ոտից աքա-

Héeler հիլըր գ. Աքաղաղ կոշտաղորդ կամ քաջամարտիկ։

Héel-piece հիլ-փիս գ. Կարկատ կրկան հողաթափի։ [հողաթափի։

To Héel-piece, բ, ն. Կարկատել զկրունկ

Heft հէֆթ գ. Ճիգն, ծանրութիւն. մեղեխ, դաստակ։ Տես Haft.

Hégira հիճայրա գ. Թուական մահմետականաց։

Héifer հէֆըր գ. Երինջ։

Heighho! հայհօ մբ. Ո՛հ, այ, վա՜հ։

Height հայթ գ. Բարձրութիւն. կատար, գագաթն, գլուխ, ծայր. մեծութիւն, աւագութիւն, պատիւ. լրումն, բովանդակութիւն, պարառութիւն. կատարելութիւն, գերազանցութիւն։

To Héighten հայթըն բ, ն. Բարձրացուցանել, ամբառնալ. աճեցուցանել, առաւելուլ, մեծացուցանել, ծանրացուցանել. գեղեցկացուցանել, զարդարել։

Héinous հէյնըս ած. Անարգոյն, ապիրատ, անգութ, ամարդի, անհնարին, դըժնեայ, ահագին։

Héinously հէյնըսլի մ. Անհնարին չարութեամբ, չարաչար, անողորմ։

Héinousness հէյնըսնէս գ. Անարգորունութիւն, անգթութիւն, չարութիւն, դըժընդակութիւն։

Heir էյր գ. Ժառանգ։

To Heir, բ, ն. Ժառանգել, ունել զժառանգութիւն։

Héiress էյրէս գ. Ժառանգուհի։

Héirless էյրլէս ած. Անժառանգ։

Héirloom էյրլում գ. Ժառանգութիւն, ինչք կամ ստացուածք։

Héirship էյրշիփ գ. Ժառանգութիւն։

Held հէլտ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն Hold բայի։

Helíacal հիլայաքէլ ած. Արեգակնային։

Hélical հէլիքէլ ած. Ոլորս, ոլորապտոյտ։

Heliocéntric հիլիօսէնթրիք ած. Արեգակնակեդրոն։

Hélioid հիլիօյտ ած. Ոլորաձև։

Hélioscope հիլիօսքօփ գ. Արևադիտակ։

Héliotrope հիլիօթրօփ գ. Արևադէմ։

Hélispharical հիլիսֆէրիքէլ ած. Տարանկիւնագիծ։

Hélix հիլիքս գ. Տարանկիւն գիծ կամ ոլորս։

Hell հէլ գ. Դժոխք, գեհեան, սանդարամետք, տարտարոս. մահ, կորուստ. տեղի ուր տանին զմբռնեալսն 'ի խաղու ընթացից. ծակ կապերտի գերձակին։

Hell-black հէլ-պլէք ած. Խաւարազգեաց կամ մթին իբրև զդժոխս։

Hell-bred հէլ-պրէտ ած. Դժոխածին, խաւարասնունդ։

Hell-broth հէլ-պրօթ գ. Արգանակ դժոխոց։

Hell-doomed հէլ-տումտ ած. Արգելեալ 'ի դժոխս։

Hell-hated հէլ-հէյթէտ ած. Ատելի հանգոյն դժոխոց։

Hell-hound հէլ-հաունտ գ. Շուն դժոխոց (առասպելեալ). արժանի դժոխոց, անըզգամ, ժանտաժուտ։

Hell-kite հէլ-քայթ գ. Ծնունդ դժոխոց։

Héllebore հէլլիպօր գ. Եղեբորոս, վրացի կոճ։

Héllenism հէլլինիզմ գ. Հելլենաբանութիւն, ոճ հելլենական։

Héllish հէլլիշ ած. Դժոխային, խաւարային. գիւական. չար, անզգամ:
Héllishly հէլլիշլի մ. Դժոխաբանման, գիւականման, չարաչար:
Héllishness հէլլիշնէս գ. Խաւարային կամ գիւական չարութիւն, անզգամութիւն, ժանտութիւն:
Héllward հէլուըրտ մ. Ի դժոխս, 'ի սանդարամետս կոյս:
Helm հէլմ գ. Սաղաւարտ, գլխանոց. կափարիչ ցքաշան գործւոյ. ղեակ. կառավարութիւն:
To Helm, բ, ն. Ղեկավարել, կառավարել, ուղղել:
Hélmed հէլմտ ած. Սաղաւարտաւոր:
Hélmet հէլմէտ գ. Սաղաւարտ, գլխանոց երկաթի:
Helmínthic հէլմինթհիք ած. Որդնասպան (դեղ):
Help հէլփ գ. Օգնութիւն, նպաստ, թիկունք, ձեռնտուութիւն, օժանդակութիւն. օգուտ, դարման, բժշկութիւն:
To Help, բ, ն. Օգնել, ձեռնտու լինել, 'ի թիկունս հասանել, օժանդակել, զօրացուցանել. օգտել, բժշկել, դարմանել. արգելուլ, խափանել, մերժել. վարել, 'ի կիր արկանել. յառաջացուցանել, զարգացուցանել. պաշտել, ծառայել, սպաս հարկանել: To help to, օգնել, ձեռնտու լինել, հոգալ կամ լնուլ զպէտս:
To Help, բ, չ. Օգնել, ձեռնտու լինել, նպաստ ընծայել:
Hélper հէլփըր գ. Օգնական, ձեռնտու, նպաստամատոյց, աջակից. բժիշկ, դարմանող. ծառայ, սպասահարկու:
Hélpful հէլփֆուլ ած. Օժանդակ, ձեռնտու. օգտակար, առողջարար:
Hélpless հէլփլէս ած. Անօգնական, անձեռնհաս, լքեալ, աղքատ, չքաւոր. անբժշկելի, անդարմանելի, անյոյս:
Hélplessly հէլփլէսլի մ. Անօգնական, անյոյս, անճարակ:
Hélplessness հէլփլէսնէս գ. Անկարութիւն, անճարակութիւն, անյուսութիւն:
Hélter-skelter հէլթըր-սքէլթըր մ. Շփոթ, խառնիխուռն, խուճապաւ, շտապաւ, անկարգ:
Helve հէլվ գ. Մեղեխ:
To Helve, բ, ն. Արկանել մեղեխս:
Hem հէմ գ. Ժապաւէն զգեստուց. հառաչանք, հազալ, ձայն:
Hem!, մղ. Այ, ոհ, ահ:
To Hem, բ, ն. Ժապաւինել, ժապաւէնս դնել զզգեստուց. պատել, փակել:
To Hem, բ, չ. Գոչել, ձայն արձակել:
Hémicrany հէմիքրէնի գ. Անգար:

Hémicycle հէմիսայքըլ գ. Կիսաբոլորակ, կիսաշրջանակ:
Hémina հէմինէ գ. Հիմին, գորակ:
Hémiplegy հէմիփլէճի գ. Կիսակաթուած, գօսութիւն անդամոց մարմնոյ:
Hémisphere հէմիսֆիր գ. Կիսագունդ:
Hemisphéric, Hemisphérical հէմիսֆէրիք, հէմիսֆէրիքէլ ած. Կիսագունդ, կիսագնտական:
Hémistich հէմիսթիք գ. Կիսատող, կէս տող ոտանաւոր:
Hémlock հէմլաք գ. Մոլախինդ:
Hémorrhage, Hémorrhagy հէմօրրէճ, հէմօրրէճի գ. Ուժգին հոսումն արեան:
Hémorrhoidal հէմօրրօյտէլ ած. Տեղատտական, տեղատեսութեան, թթոց:
Hémorrhoids հէմօրրօյտզ գ. Տեղատեսութիւն, թութք:
Hemp հէմփ գ. Կանեփ:
Hemp agrímony հէմփ էկրիմօնի գ. Բոյս [ինչ:
Hémpen հէմփըն ած. Կանեփի:
Hen հէն գ. Մարի, հաւ. էգ:
Hen-driver հէն-տրայվըր գ. Ազգ բազէի:
Hen-harm, Hen-harrier հէն-հարմ, հէն-հարրիըր գ. Ցին, ուրուր:
Hen-hearted հէն-հարթէտ ած. Կնամարդի, վատասիրտ:
Hen-pecked հէն-փէքթ ած. Կառավարեալ ['ի կնոջէ:
Hen-roost հէն-րուսթ գ. Հաւատուն. դադարք հաւուց:
Hénbane հէնպէյն գ. Բանկ. (բոյս):
Hénbit հէնպիթ գ. Աղուաշքանդ. (բոյս):
Hence հէնս մ, և մղ. Աստի, աստուստ. 'ի բաց գնա. այլուր, 'ի բացեայ, հեռի. յայսմհետէ, այսուհետև, առ յապա. վասն այսր, այսր աղագաւ, յայս սակս: From hence, աստուստ:
To Hence, բ, ն. Հեռացուցանել, 'ի բաց վարել, վարել:
Henceförth հէնսֆօրթհ մ. Այսուհետև, յայսմհետէ և առ յապայ, աստի և անդր. զկնի, առ յապայս:
Henceförward հէնսֆօրուըրտ մ. Յայսմհետէ, այսուհետև, յետ այսորիկ:
Hénchman հէնչմէն գ. Մանուկ, սպասաւոր, ծառայ:
To Hend հէնտ բ, ն. Ունել, ըմբռնել. պաշարել, շուրջ պատել:
Hendécagon հէնտէքէկըն գ. Մետասանանկիւնի, մետասանկողմեան:
Hepátic, Hepátical հիփէթիք, հիփէթիքէլ ած. Լերդական:
Heps հէփս գ. Հատապտուղք փշալից [ինչ ծառոյ:
Heptacápsular հէփթէքէփսիուլըր ած. Եօթնամաշկ կամ եօթնասերմնարան (բաժանկաբանից):

Héptagon հէփթէկօն գ. Եօթնակողմեան, եօթնանկիւն:

Heptágonal հէփթէկօնէլ ած. Եօթնանկիւնի, եօթնակողմեան:

Héptarchy հէփթարքի գ. Եօթնպետութիւն:

Her հըր թէր. իգական. Նորա, իւր. զնա, զինքն, նմա:

Hérald հէրէլտ գ. Կնքաբան. հրեշտակ, պատգամաւոր, յառաջընթաց. մունետիկ, քարոզ:

To Hérald, բ, ն. Պատգամաւորել, մուծանել 'ի ներքս իբրև զպատգամաւոր:

Héraldry հէրէլտրի գ. Կնքաբանութիւն, ծննդաբանութի. արուեստ կնքաբանական:

Herb էրպ գ. Խոտ, դալարի, բանջար, բոյս, դեղ դալար, խաւարտ:

Herbáceous հէրպէյշըս ած. Խոտեղէն, դալարի, խոտանման. խոտաճարակ, խոտաբուտ:

Hérbage էրպէճ գ. Բանջար, խաւարտ, դալարի. արօտ, ճարակ. վարձ կամ տուրք արօտի:

Hérbal հէրպէլ գ. Տնկաբանութիւն, ճառ յաղագս բուսոց:

Hérbalist, Hérbarist հէրպէլիսթ, հէրպէրիսթ գ. Տնկաբան, որ քաջ ճանաչէ զբնութիւն խոտոց:

Hérbelet հէրպիլէթ գ. Փոքրիկ կամ մանրիկ խոտ, մանրախոտ:

Herbéscent հէրպէսսէնթ ած. Դալար, կանաչացեալ:

Hérbid հէրպիտ ած. Դալարազգեաց, խոտաւէտ, կանաչազարդ:

Hérborough գ. Տես Harbour.

Hérbous հէրպըս ած. Խոտաւէտ, խոտալից, դալարազգեաց:

Hérbulent հէրպիուլէնթ ած. Խոտաւէտ, խոտաբեր: [րավաճառ:

Hárbwoman էրպուըմէն գ. Կին բանջա-

Hérby էրպի ած. Խոտեայ, խոտեղէն:

Herd հէրտ գ. Հօտ, խաշն, հօրան, երամակ. նախիր, անդեայ. խումբ, ժողով. անդէորդ, հովիւ:

To Herd, բ, չ. Խմբովին կամ երամովին գնալ. խմբիլ, ժողովիլ, միաբանիլ:

To Herd, բ, ն. Համախմբել, խմբել, ժողովել, միաբանել: [վիւ:

Hérdgroom հէրտկրում գ. Անդէորդ, հո-

Hérdman, Hérdsman հէրտմէն, հէրտզմէն գ. Անդէորդ, հովիւ, խաշնադարման:

Here հիր մ. Աստ, այսր, աստանօր, յասմ վայրի. արդ, այժմ, այժմիկ. ահա, ահաւասիկ. 'ի կենդանութիւն ձեզ: Here and there, աստ և անդ:

Hereabóuts հիրէպաութս մ. Շուրջ զտեղեաւս, շուրջանակի, զվայրօքս:

Hereáfter հիրաֆթըր մ. Յայսմհետէ, յետ այսորիկ, այսուհետև, յետոյ, զկնի:

Hereáfter, գ. Ապագայք, հանդերձեալք: [առ այս:

Hereát հիրէթ մ. Ընդ այս, վասն այսր,

Hereby' հիրպայ մ. Սովաւ, սովին օրինակաւ, այսպէս, աստանօր:

Heréditable հիրէտիթէպլ ած. Ժառանգելի, ժառանգական:

Héreditament հէրէտիթէմէնթ գ. Ժառանգութիւն:

Heréditarily հիրէտիթէրիլի մ. Ժառանգութեամբ:

Heréditary հիրէտիթէրի ած. Ժառանգական, ստացեալ ժառանգութեամբ:

Hereín հիրին մ. Յայսմ. 'ի նմա, յայն:

Hereínto հիրինթու մ. Յայն, յայնմ, 'ի նմա:

Hereóf հիրօֆ մ. Աստի, աստուստ, յայսմանէ, յոյր սակս: [յայն սակս:

Hereón հիրօն մ. Ի վերայ սորին, յայն,

Hereóut հիրաութ մ. Աստի, աստուստ, 'ի տեղւոջէ աստի:

Heremítical հէրիմիթիքէլ ած. Անապատական, առանձնութեան: [պետ:

Héresiarch հէրիզիարք գ. Հերեսիովտա-

Héresy հէրիսի գ. Հերետիկոսութիւն:

Héretic հէրիթիք գ. Հերետիկոս, չարափառ: [կան:

Herétical հիրէթիքէլ ած. Հերետիկոսա-

Herétically հիրէթիքէլլի մ. Հերետիկոսաբար, մոլորաբար:

Heretó հիրթու մ. Առ այս, ընդ այս, հանդերձ սովին:

Heretofóre հիրթուֆօր մ. Յառաջագոյն, երբեմն, կանխաւ:

Hereuntó հիրընթու մ. Յայսմ, առ այս:

Herewith հիրուիթհ մ. Սովաւ, սովին:

Héritable հէրիթէպլ ած. Որ կարէ ժառանգել կամ ժառանգ լինել:

Héritage հէրիթէյճ գ. Ժառանգութիւն, վիճակ ժառանգութեան:

Hermáphrodite հըրմէֆրօտայթ գ. Արուէգ, երկսեռ:

Hermaphrodítical հըրմէֆրօտիթիքէլ ած. Երկսեռ, արուի և իգի:

Hermétic, Hermétical հըրմէթիք, հըրմէթիքէլ ած. Ամրափակ (ապակի):

Hermétically հըրմէթիքէլլի մ. Ամրափակ:

Hérmit հըրմիթ գ. Անապատական, ճգնաւոր, առանձնացեալ:

Hérmitage հըրմիթէյճ գ. Մենանոց, խուցիկ, ճգնարան, անապատ:

Hérmitess հըրմիթէս գ. Հաւատաւոր:

Hermítical հէրմիթիքէլ ած. Անապատական, ճգնաւորական:

Hérmodactyl հէրմօտէքթիլ գ. Դեղ ինչ մաքրողական:
Hern հէրն. Տես Heron.
Hérnhill հէրնհիլ գ. Բոյս ինչ:
Hérnia հէրնիա գ. Փոշտանք:
Héro հիրօ գ. Դիւցազն, քաջազուն, քաջ, անուանի, հոյակապ:
Héroess հիրօէս գ. Դիւցազնուհի:
Heróic հիրօիք ած. Դիւցազնական, քաջ, երեւելի, հոյակապ, վսեմական. դիւցազնական (բանաստեղծութիւն):
Heróical հիրօիքէլ ած. Դիւցազնական, հոյակապ, երեւելի:
Heróically հիրօիքէլլի մ. Դիւցազնաբար, քաջաբար:
Heróicly հէրօյիքլի մ. Դիւցազնաբար, քաջաբար:
Héroine հէրօին գ. Դիւցազնուհի, կին քաջազործ:
Héroism հէրօիզմ գ. Դիւցազնութիւն, քաջութիւն, գործ դիւցազանց:
Héron հէրըն գ. Ճայ:
Hérpes հէրփիզ գ. Կարմրութիւն ինչ մարմնոյ:
Hérring հէրրին գ. Տառեխ:
Hers կամ Her's հըրզ Իւր (իգական):
Herse հէրս գ. Դագաղք:
To Herse հէրս բ, ն. Դնել 'ի դագաղս, բառնալ 'ի դագաղս:
Hérself հըրսէլֆ դեր. Իգական. Նա ինքն. առ ինքն:
Hérselike հէրսլայք ած. Սգոյ, թաղման, մեռելոյ, դագաղաց:
To Héry հէրի բ, ն. Յարգել, պատուել, մեծարել (հերև սրբազան ինչ):
Hésitancy հէզիթէնսի գ. Վարանք, երկբայութիւն, տատանմունութիւն:
To Hésitate հէզիթէյթ բ, ն. Վարանիլ, երկբայիլ, տարակուսիլ, երկմտիլ:
Hesitátion հէզիթէյշըն գ. Վարանք, երկմտութիւն, տատանմունութիւն, տարակոյս. թոթովախօսութիւն, կակազութիւն:
Hest հէսթ գ. Պատուէր, հրաման:
Héteroclite հէթէրօքլայթ գ. Այլահոլով. զարտուղի, անկանոն:
Heteroclítical հէթէրօքլիթիքէլ ած. Զարտուղի, անկանոն:
Héterodox հէթէրօտօքս ած. Այլափառ:
Héterodox, գ. Այլափառութիւն:
Heterogéneal հէթէրօճինիէլ ած. Այլասեռ, օտարասեռ, տարասեռ, այլաբնուն:
Heterogenéity հէթէրօճինիիթի գ. Այլասեռութիւն, տարասեռութիւն:
Heterogéneous հէթէրօճինիըս ած. Այլասեռ, տարասեռ, այլաբնուն:
Heteróscians հէթէրօշիէնս գ. Տարաստուերք կամ միաստուերք (ըստ աշխարհագրաց):
To Hew հիու բ, ն. Հատանել. ընկենուլ 'ի վայր. կոփել, տաշել. յղկել, կազմել:
Héwer հիուըր գ. Հատանող, չինող, հիւսն, տապարագործ. քարահատ:
Héxagon հէքսէկըն գ. Վեցանկիւն, վեցակողմն:
Hexágonal հէքսէկօնէլ ած. Վեցանկիւն, վեցանկիւնի:
Hexágony հէքսէկօնի գ. Վեցանկիւն, վեցակողմն:
Hexámeter հէքսէմիթըր գ. Վեցոտնեան ոտանաւոր:
Hexángular հէքսէնկիուլէր ած. Վեցանկիւն, վեցանկիւնի:
Héxapod հէքսէփօտ գ. Վեցոտանի:
Hexástic հէքսէսթիք գ. Վեցտողեան (ոտանաւոր): [վոյ, հէ:
Hey! Hey'day! հէյ, հէյտէյ ձյն. Ո՛վ,
Hey'day, գ. Խաղանք, ցնծութիւն, զուարճութիւն:
Héydegives հէյտիկիվզ գ. Պայթ, կաքաւ:
Hiátion հիէյշըն գ. Բացուած:
Hiátus հայէյթըս գ. Բացուած, ծակ, պատառուած. բացուած բերանոյ յարտասանութեան կրկին ձայնաւորաց, երկձայնաւոր:
Hibérnal հայպէրնէլ ած. Ձմեռնային:
Híccough, Híckup հիքըֆ, հիքըփ գ. Հեծկլտանք:
To Híccough, *To* Híckup, բ, չ. Հեծկլտալ:
Híckwall, Híckway հիքուօլ, հիքուէյ գ. Փայտփոր (թռչուն):
Hid կամ Hídden հիտ, հիտըն ած. Ծածկեալ, թաքուցեալ:
Hide հայտ գ. Մորթ, կաշի. լծավար գետնի (չափ ինչ գետնոյ): [ղողել:
To Hide, բ, ն. Ծածկել, թաքուցանել,
To Hide, բ, չ. Ծածկիլ, թաքչիլ, ղողիլ:
Hide and seek հայտ էնտ սիք գ. Խաղ ինչ մանկանց:
Hidebóund հայտպաունտ ած. Խիստ, կարծըր. ժանտ, գաժան, անհամբոյր. կծծի, գձուձ:
Hídeous հիտիըս ած. Զարհուրելի, ահագին, սոսկալի:
Hídeously հիտիըսլի մ. Ահագին իմն, սաստիկ, յանհնարինս, անհեդեդ:
Hídeousness հիտիըսնէս գ. Ահեղութիւն. սոսկումն, զարհուրանք:
Híder հայտըր գ. Թաքուցանող:
To Hie հայ բ, չ. Փութալ, ճեպել, գնալ փութանակի:
Hierarch հայէրարք գ. Քահանայապետ, պետ սրբազան դասու:

Hierárchical հայէրա՛րքիքըլ ած. Քահանայապետական, դասակարգութեան:

Híerarchy հա՛յէրարքի գ. Քահանայապետութիւն (հրեշտակաց կամ եկեղեցական), դասակարգութիւն, դասապետութիւն:

Híeroglyph, Hierogly'phic հա՛յէրօկլիֆ, հայէրօկլի՛ֆիք գ. Նշանագիր. նշանագրութիւն:

Hierogly'phic, Hierogly'phical հայէրօկլի՛ֆիքըլ ած. Նշանագրական, խորհրդաւոր:

Hierogly'phically հայէրօկլի՛ֆիքըլլի մ. Նշանագրաբար, 'ի ձեռն նշանագրաց:

Hierógraphy հայէրօ՛կրէֆի գ. Ս՟ գիրք, աստուածաշունչ տառք:

Hiérophant հայէ՛րօֆէնթ գ. Ուսուցիչ սրբազան արարողութեանց, քուրմ, քահանայ:

To Hígggle հի՛կլ բ, չ. Կծծի կամ կարկամ լինել 'ի վաճառս, ագահել, խնայել. շրջեցուցանել վաճառս գրանէ 'ի դուռն:

Hígggledy-píggledy հի՛կլտըի-փի՛կլտըի մ. Շփոթ, խառնիխուռն:

Hígggler հի՛կլըր գ. Մանրավաճառ ուտելեաց գրանէ 'ի դուռն:

High հայ ած. Բարձր. բարձրագոյն, գերագոյն, վերին. ուղղ, գերապատիւն. գըժուարին, խորին, մթին. վեհ, վսեմ. հըպարտ. մեծաբան, յանդուգն. ուժգին, սաստիկ, փոթորկեալ. խռովարար. ազնուական, պատուական, երևելի. խիստ, ծանր. վաղեմի. թանկագին. գլխապարտութեան, քրէական. հասարակաց, արքունի, արահետ. հանդիսաւոր, շքեղ. ձայնաւոր (պատարագ): High time, դէպ կամ հասեալ ժամանակ: High noon, միջօրէ, օր հասարակ: High priest, քահանայապետ, քրմապետ, քահանայ մեծ:

High, գ. Վերինք, բարձունք, բարձրութիւն (երկնից): On high, 'ի վեր, 'ի բարձունս:

Hígh-blest հա՛յ-պլէսթ ած. Ամենօրհնեալ:

Hígh-blown հա՛յ-պլօն ած. Ուռուցեալ, փքացեալ:

Hígh-born հա՛յ-պօրն ած. Ազնուազարմ, մեծազգի, երևելի:

Hígh-built հա՛յ-պիլթ ած. Բարձրաշէն, բարձրակառոյց, բարձրաբերձ, հոյակապ:

High-cóloured հայ-քը՛լըրտ ած. Մթագոյն, նսեմ, աղօտ:

High-desígning հայ-տիզա՛յնինկ ած. Խորին, հանճարեղ, մեծիմաստ, նրբահանճար:

Hígh-fed հա՛յ-ֆէտ ած. Գէր յոյժ, թանձրամարմին:

High-flíer հայ-ֆլա՛յըր գ. Կարի խիստ բարձրաթռիչ, մտախապանծ:

Hígh-flown հա՛յ-ֆլօն ած. Փքացեալ, ամբարտաւան, մեծաբան:

High-fly'ing հայ-ֆլա՛յինկ ած. Բարձրաթռիչ, բարձրամիտ, գոռոզ:

High-héaped հայ-հի՛փթ ած. Բարձրաբերձ, դիզացեալ, դիզադէզ:

Hígh-mettled հա՛յ-մէթթըլտ ած. Աշխոյժ, խրոխտ, աշխպարանոց:

High-mínded հայ-մա՛յնտէտ ած. Մեծամիտ, խրոխտ, սէգ, յանդուգն, ամբարհաւաճ:

High-réd հայ-րէ՛տ ած. Կարմիր մոյկ:

High-séasoned հայ-սի՛զընտ ած. Կծու, դառնահամ. համեմեալ, ախորժաշարժ:

High-spírited հայ-սփի՛րիթէտ ած. Խրոխտ, յանդուգն, աշխոյժ:

High-stómached հայ-սթը՛մըքթ ած. Խստապարանոց, խիստ, յանդուգն:

High-tásted հայ-թէ՛յսթէտ ած. Կծու, կծուահամ, ախորժաշարժ:

High-víced հայ-վա՛յսթ ած. Ամենաչար, ապականեալ:

Hígh-wrought հա՛յ-րօթ ած. Ամենակատար, քաջիկ աւարտեալ:

Híghland հա՛յլէնտ գ. Վերնադաւառ, երկիր կամ գաւառ լեռնային:

Highlánder հայլէ՛նտըր գ. Լեռնորդեայ, լեռնաբնակ:

Híghly հա՛յլի մ. Բարձրագոյնս. մեծապէս, կարի, յոյժ. խրոխտաբար, ամբարտաւանս. առաւել, մեծապէս, յարգանօք:

Híghmost հա՛յմօսթ ած. Բարձրագոյն, բարձր յոյժ. գերածայրեալ:

Híghness հա՛յնէս գ. Բարձրութի՟. վսեմութիւն, գերակայութիւն. բարձրութի՟ (պատուանուն իշխանաց):

Hight հայթ ած. Կոչեցեալ, կարդացեալ, անուանեալ:

Highwáter հայուօ՛թըր գ. Մակընթացութիւն բարձր:

Highwáy հայուէ՛յ գ. Արքունի պողոտայ, հասարակաց ճանապարհ, արահետ:

Híghwayman հա՛յուէյմէն գ. Ճուղկահար, աւազակ, ելուզակ:

Hilárity հիլէ՛րիթի գ. Զուարթութիւն, ուրախութիւն:

Hílding հի՛լտինկ գ. Անարգ կամ անպիտան ոք:

Hill հիլ գ. Լեառն. բլուր. բլրակ. դարևանդ, բարձրաւանդակ:

Híllock հի՛լլօք գ. Լեռնակ, բլրակ:

Hílly հի՛լլի ած. Լեռնային, լի բլրովք, խորտաբորտ:

Hilt հիլթ գ. Դաստապան, դաստակ, երախակալ:

Him հիմ դէր. Զնա (արական):

Himsélf հիմսէլֆ դեր. (ար.) Ինքն, նա, նա ինքն. զինքն, զանձն իւր: By himself, ինքնին, միայնակ, առանձինն:

Hin հին գ. Հիմէն, գորակ (չափ):

Hind հայնտ ած. Յետին, յետակողման:

Hind, գ. Եղն, այծեամն. ծառայ. գեղջուկ:

Hindbérries հայնտպէրրիզ գ. Ազգ մորենւոյ:

Hínder հայնտըր ած. Յետին, յետակողման:

To Hínder հինտըր բ, ն. Արգելուլ, խափանել, շրջել, դարձուցանել:

To Hínder, բ, չ. Արգել կամ խափան լինել, խոչընդակն կամ խոչընդոտն լինել:

Hínderance հինտըրէնս գ. Արգել, խափան, խոչընդոտն:

Hínderer հինտըրըր գ. Արգելիչ, խափանիչ, խոչընդոտն, խափանարար:

Hínderling հայնտըրլինկ գ. Գրաստ անպիտան:

Híndermost հայնտըրմօստ ած. Յետին, վերջին, յետնագոյն:

Híndmost հայնտմօստ ած. Յետին, վերջին, յետնագոյն, յետին քան:

Hinge հինճ գ. Ծղխնիք. բեւեռ երկնից. կանոն, սկիզբն, հաստատուն կէտ: To be off the hinges, չփոխել, անկարգանալ, զառանցել, ցնորիլ:

To Hinge, բ, ն. Արկանել ծղխնիս, ագուցանել 'ի ծղխնիս. հաստատել, սնդել:

Hint հինտ գ. Նշանակ, ակնարկութիւն, նշմարանք, հարեւանցի յիշատակութիւն:

To Hint, բ, ն. Ակնարկել, ընդ աղօտ ցուցանել, հարեւանցի յիշատակել: To hint at, ակնարկել, հարեւանցի ցուցանել:

Hip հիփ գ. Հաստապատուղ փշալից ծառոց կամ մորենւոյ, կոկոն վարդի:

Hip, գ. Ազդր, բարձ, զիստ: To have on the hip, յաղթել կամ գերազանցել (ըստ ռամկաց):

Hip!, ձպ. Ա՜յր դու, քեզ ասեմ:

To Hip, բ, ն. Խորտակել զազդրն, թիւրել զբարձս, կաղացուցանել: Hiphop, կայթել, ոստնուլ:

Hip, Híppish հիփ, հիփփիշ ած. Են աղաւաղութիւնք Hypochondriac բառի:

Hippocéntaur հիփփօսէնտօր գ. Ձիացուլ, ձիամարդ:

Híppocras հիփփօքրէս գ. Հիպոկրատեան ըմպելի (բժշկական):

Híppocrates's sleeve հիփփօքրէյտս սլիվ գ. Պարգուտ ինչ դեղագործաց:

Híppogriff հիփփօկրիֆ գ. Առասպելեալ երիվար թեւաւոր:

Hippópotamus հիփփօփօտէմըս գ. Ձիագետի:

Hípshot հիփշօտ ած. Որոյ բարձք թիւրեալ են կամ խորտակեալ:

Hípwort հիփուըրտ գ. Բոյս ինչ:

Hire հայր գ. Վարձ. թոշակ, ռոճիկ:

To Hire, բ, ն. Առնել 'ի վարձու. վարձկանել, ունել. կաշառել. տալ 'ի վարձու. տալ, խոստանալ:

Híreling հայրլինկ գ. Վարձուոր, վարձկան. բոզ 'ի վարձու կալեալ:

Híreling, ած. Ի վարձու կալեալ, վարձկան:

Hírer հայրըր գ. Վարձուոր, որ առնի 'ի վարձու. որ տայ ռոճիկս կամ վարձս:

Hirsúte հըրսիւտ ած. Թաւ, թաւամազ, թաւամորթ, փշալից:

His հիզ. դեր, ստաց. (ար.) Իւր, իւրոյ, իւրոց, նորա, նորայոյ:

Hiss հիս գ. Շչիւն, սուլումն. այպն, ծաղր, նախատինք:

To Hiss, բ, ն. Շշնջել 'ի վերայ, այպանել, ծիծաղել, մերժել, նշաւակել:

To Hiss, բ, չ. Շչել, սուլել. շշնջել, այպանել, մերժել:

Hist! հիստ ձպ. Լուռ լեր, լուռ լերուք:

Históriàn հիստօրիէն գ. Պատմիչ, վիպասան, պատմագիր:

Históric, Históricàl հիստօրիք, հիստօրիքէլ ած. Պատմական, վիպասանական:

Históricàlly հիստօրիքէլլի մ. Պատմաբար, վիպասանօրէն, պատմաբանօրէն:

To Históriffy հիստօրիֆայ բ, ն. Պատմագրել, վիպասանել, պատմել:

Historiógrapher հիստօրիօկրէֆըր գ. Պատմագիր, վիպասան, պատմիչ:

Historiógraphy հիստօրիօկրէֆի գ. Պատմագրութիւն, վիպասանութիւն:

Hístory հիստըրի գ. Պատմութի՛ւ, պատմագրութիւն, վիպասանութիւն, ճառ, զրոյցք:

Hístory piece հիստըրի փիս գ. Նկար կամ քանդակ պատմական գիտուածոց:

Histriónic, Histriónical հիստրիօնիք, հիստրիօնիքէլ ած. Դերասանական, միմոսական:

Histriónically հիստրիօնիքէլլի մ. Դերասանաբար, խեղկատակութեամբ, կատակերգութեամբ:

Hit հիտ գ. Հարուած, բախումն. դէպք, պատահումն. յաջողուած, գիւտ, ճարտարութիւն:

To Hit, բ, ն. Հարկանել, բախել. հարկանել 'ի նպատակն, քաջ դիպեցուցանել, ոչ վրիպել. գտանել, հասանել, ոչ սխալել. հանդիպել, պատահել, 'ի դէպ գալ: To hit off, գտանել, հասանել 'ի վերայ: To hit out, գտանել, գիտել, ընդարձակ ելանել: To hit in the teeth, ատգտանել, պախարակել:

To Hit, բ, չ. Ընդհարկանել. բախել ընդ միմեանս. ոչ վրիպել, ոչ սխալել. դէպ լինել, յաջողել, պատահել. Ճանաչել, հատանել 'ի վերայ, գտանել:

To Hitch հիչ բ, չ. Շարժել, մնել: Տես to Catch. [նեփոյ:

Hítchel հիչըլ գ. Ուսան կտաւոյ կամ կտ-

To Hítchel, բ, ն. Տես to Hatchel. Ճեճել ուսումն զկտաւ:

Hithe հայդհ գ. Ճանապարհ վանմյատակ առ գետեզերբ. ծովեզր նաւահանգստի:

Híther հիդհըր մ. Այսր, այսրէն. առ այս, յայս: Hither and thither, այսր և անդր:

Híther, ած. Որ է յայս կոյս կամ յայսմ կողմանէ, մերձաւոր:

Híthermost հիդհըրմօսդ ած. Առաւել յայս կոյս կամ յայսմ կողմանէ, յաւէտ ենն մերձաւոր:

Hítherto հիդհըրթու մ. Մինչև ցայս վայր, ցայժմ, ցարդ, մինչև ցայսօր:

Híther-ward, Híther-wards հիդհըր-ուօրտ, հիդհըր-ուօրտզ մ. Յայս կոյս, ընդ այս, այսրէն, յայսմ կողմանէ:

Hive հայվ գ. Փեթակ, բջիջ, մեղուանոց. պարք կամ գունդ մեղուաց. Ժողով, միաբանութիւն:

To Hive, բ, ն. Ժողովել 'ի մեղուանոցն. հաւաքել, ընդունել:

To Hive, բ, չ. Ժողովիլ ('ի բջիջս):

Ho!, Hoa! հօ. մբ. Ո՛վ, ո՜հ, ո՛վ դու:

Hoar հօր ած. Սպիտակ. ալեոր, սպիտակ ալեօք, ալեհեր. եղեամապատ:

Hoar-frost հօր-ֆրօսդ գ. Եղեամն:

Hoard հօրտ գ. Մթեր, գանձ:

To Hoard, բ, ն. և չ. Մթերել, գանձել:

Hóarder հօրտըր գ. Որ մթերէ: – of money, դրամահաւաք, ընչաքաղց:

Hóarhound հօրհաունտ գ. Մեղրածուծ (բոյս):

Hóariness հօրինէս գ. Սպիտակութիւն հերաց, ալիք: [ձայն:

Hoarse հօրս ած. Կերկերեալ, կերկերաձ-

Hóarsely հօրսլի մ. Կերկերաձայն: [նի:

Hóarseness հօրսնէս գ. Կերկերութիւն ձայ-

Hóary հօրի ած. Սպիտակ. ալեոր, ալեծաղիկ. եղեամապատ. բորբոսեալ, ապականեալ:

Hóbble հօպըլ գ. Կաղութիւն, կաղ կամ դայթ 'ի դայթ ընթացք, թիւրութիւն:

To Hóbble, բ, չ. Կաղալ, գնալ դայթ 'ի դայթ. ոչ ուղիղ կամ բառ պատշաճի ընթանալ, թիւրել:

Hóbblingly հօպլինկլի մ. Կաղ 'ի կաղ, դայթ 'ի դայթ:

Hóbby հօպի գ. Ազգ բազէի. ազգ ձիոյ Իռլանդայ կամ Սկովտիոյ. խաղալիկ ձի մանկանց փայտեղէն. անմիտ, թանձրամիտ, դրաստամիտ:

Hobgóblin հօպկօպլին գ. Առաջօք առասպել գործուածելի, ոգի:

Hóbit հօպիթ գ. Ումբէկէն փոքրիկ:

Hóbnail հօպնէյլ գ. Բևեռ պայտի ձիոյ:

Hóbnailed հօպնէյլտ ած. Բևեռապինդ, որ ունի զբևեռ 'ի ներբանի:

Hóbnob հօպնօպ մ. Տես Habnab.

Hock հօք գ. Գինի, ազգք:

To Hock, բ, ն. Բեկանել զազդրն:

Hock, Hóckamore հօք, հօքէմօր գ. Գոբեղ գինի Հռենոսի:

Hóckherb հօքհէրպ գ. Մոլոշ (բոյս):

To Hóckle հօքըլ բ, ն. Կարթակատար առնել, հատանել զջիլս ծնգաց:

Hócus pócus հօքըս փօքըս գ. Ձեռնածութիւն, խաբէութիւն:

Hod հօտ գ. Տաշտ շաղախոյ որմնադրաց:

Hódge podge հօճ փօճ գ. Յօշածոյ խառնուրդ այլ և այլ հանդերձանօք:

Hodiérnal հօտիէրնըլ ած. Սերկեան, այսօրուայ:

Hódman հօտմըն գ. Սատար որմնադրի:

Hodmandód հօտմընտօտ գ. Զուկն ինչ:

Hoe հօ գ. Բրիչ, բահ:

To Hoe, բ, ն. Բրել, պեղել:

Hog հօկ գ. Խոզ. խոզ մալեալ: To bring hogs to a fine market, գտանել յաջողութիւն, հասանել խնդրոյն: [խոզից:

Hógcote հօկքօթ գ. Խոզանոց, գաղարք

Hóggerel հօկկըրէլ գ. Ոչխար երկեմեան:

Hóggish հօկկիշ ած. Խոզի. աղտեղի, խոհերական:

Hóggishly հօկկիշլի մ. Աղտեղութեամբ, զօրէն խոզից:

Hóggishness հօկկիշնէս գ. Անբանութիւն, աղտեղութիւն, գարշութիւն:

Hogh, գ. Լեռնակ, բլուր, բլրակ:

Hógherd հօկհէրտ գ. Խոզարած, որ մնուցանէ զխոզս:

Hógsbeans, Hógsbread, Hógsmushrooms և Hogsfennel հօկզպինզ, հօկզպրէտ, հօկզմըշրումզ, հօկզֆէննէլ գ. Են անուանք այլ և այլ բուսոց:

Hógshead հօկզհէտ գ. Տակառ. կշիռ (245 լտերց):

Hógsty հօկզտայ գ. Խոզանոց, զամբ կամ գաղարք խոզից:

Hógwash հօկզուօշ գ. Կեր կամ արգանակ ջամբեալ խոզի:

Hóiden հօյտըն գ. Աղջիկ գեղջուկ:

To Hóiden, բ, չ. Կայթել կամ խաղալ գեղջկօրէն:

To Hoise, to Hoist հօյս, հօյսդ բ, ն.

Ամբառնալ, վերացուցանել. պարզել կամ տալ հողմոյ (զառագաստ)։

Hold հօլտ գ. Ըմբռնումն. կռուան. զօրութիւն ունելոյ. բանտ, արգելան, կապանք. իշխանութիւն ունելոյ. զգուշութիւն, պահպանութիւն. ոյժ, զօրութիւն, ներգործութիւն, ազդուութի. տեղի թագրատեան, ապաստանարան. ամուրք, ամրոց, բերդ, ամրոյթ տեղի։ Hold of a ship, յատակ կամ ներքնատուն նաւի։ To take, to lay, to have hold, ունել, ըմբռնել. ունել զկռուան կամ զտեղի։

Hold!, ձյն. Յուշ, զգո՛յշ լեր, կաց, համբերեաց, լո՛ւռ լեր։

To Hold, ե, ն. Ունել, ըմբռնել, պինդ ունել. համարել, կարծել. տանել, պարունակել. ունել 'ի կապանս. պահել, պահպանել. կալ հաստատուն. ընդունել, առնուլ, ստանալ. սանձել, նուաճել. դնել, հաստատել. պինդ կալ. կոչել, խմբել, ժողովել, առնել (հանդէս)։ To hold forth, մատուցանել, ընծայել, յանդիման առնել, ցուցանել։ To hold in, սանձել, սանձահարել, նուաճել։ To hold off, 'ի բացեայ ունել, հեռացուցանել։ To hold on, շարունակել, յերկարաձգել։ To hold out, ձգել, տարածել, երկայնել. ընծայել, մատուցանել. համբերել, մնալ ընդերկար։ To hold up, 'ի վեր ունել, վերացուցանել. կրել, տանել. օժանդակել, ձեռն տալ. չթողուլ անկանել։

To Hold, ե, չ. Կալ, մնալ, ունել զզօրութիւն կամ զտեղի. տոկալ, տևել, զդէմ ունել. մնալ անշարժ. 'ի բաց կալ, կասիլ, հրաժարիլ. կուսակից լինել, յարիլ 'ի, հաւանիլ. լինել ընդ, հպատակ լինել. ելանել կամ ծագել ուղղութեամբ. պինդ ունել զկարծիս, յամառիլ։ To hold forth, քարոզել, հրապարակել։ To hold in, համբերել, տոկալ, զուսպ ունել զանձն. յաջողիլ։ To hold off, խորշիլ, հեռանալ, 'ի բաց կալ։ To hold on, շարունակել, համապազորդել. յառաջել, յառաջադէմ լինել, ոչ կասիլ։ To hold out, տևել, տոկալ, կալ, մնալ. ոչ տալ տեղի, ընդդիմանալ։ To hold together, յարիլ, միանալ, կցիլ, մածնուլ, կառչիլ, պնդանալ. կալ 'ի միասին, ոչ քակտիլ։ To hold up, քաջալերիլ, կազդուրիլ. լուսաւորիլ, նորոգիլ. խրախուսել, ունել զնոյն փոյթ կամ զընթացս։ To hold with, յարիլ 'ի, միաբանիլ, գործակից լինել։

Hólder հօլտըր գ. Որ ունի կամ ըմբռնէ. վարձուոր կալուածոյ։ [կախօս։

Holderfórth հօլտըրֆօրթհ գ. Հրապարակա

Hóldfast հօլտֆէսթ գ. Ճանկ, կեռ, պահանգ, շղթայ, կապանք։

Hólding հօլտինկ գ. Կալուած կամ գետին ('ի պէտս վարձու)։

Hole հօլ գ. Ծակ, ճեղքուած. խոռոչ, փոս, խորք. բաւիղ, փապար, ծերպ. լուսամուտ, շնչամուտ. խորշ, որջ, խշտի. աղքատին բնակարան. խոյս, փախուստ, պատճառանք։ Arm-hole, անութ։

Hólidam հօլիտէմ գ. Սրբուհի Կոյս։

Hóliday հօլիտէ գ. Տօն. հրաման երթալոյ, գալոյ։ – s, շաբաթումն, հանգիստ յուսմանց։

Hólily հօլիլի մ. Սրբութեամբ, անարատաբար, երկիւղածութեամբ։

Hóliness հօլինէս գ. Սրբութիւն, անարատութիւն, ամբծութիւն, բարեպաշտութիւն։ Սրբութիւն (պատուանուն քահանայապետին Հռոմայ)։

Hólla! հօլլօ. ձյն. Ո՛վ, ո՛յ. ի՛շտ, ո՛յր դու։

To Hólla, ե, չ. Գոչել, ձայնել։

Hólland հօլլէնտ գ. Ազնիւ կտաւ ինչ Հոլանտայոյ։

Hóllow հօլլօ ած. Խոր, գոգաւոր, խոռոչաւոր, փոսեալ, փապարեալ, դատարկ. խորին (ձայն). կեղծ, կեղծաւոր, անհաւատարիմ։

Hóllow, գ. Խորութիւն, խոռոչ, ծակ, խորշ, փապար, ծերպ, փոս, խրամ, գուբ, խորխորատ. բաւիղ, անձաւ. անցք, խողովակ։

To Hóllow, ե, ն. Խոռոչել, փոսել։

To Hóllow, ե, չ. Գոչել, ձայն արձակել։

Hóllowly հօլլօլի մ. Խոռոչիւք, 'ի խոռոչս. կեղծաւորութեամբ, նենգաւ, անհաւատարմութեամբ։

Hóllowness հօլլօնէս գ. Խորութիւն, գոգաւորութիւն, փոս. նենգութիւն, խաբէութիւն, խարդախութիւն, կեղծաւորութիւն։

Hóllowroot հօլլօրութ գ. Բոյս ինչ։

Hólly հօլլի գ. Դաղձնի փշալից։ [(բոյս)։

Hóllyhock հօլլիհօք գ. Մոլոշավարդ

Hóllyrose հօլլիրօզ գ. Տունկ ինչ։

Holm հօլմ գ. Կղզեակ. կնձնի (ծառ)։

Hólocaust հօլօքօսթ գ. Ողջակէզ։

Holp հօլփ. Վաղեմի կատարեալ ժամանակ to Help բայի։

Hólpen հօլփըն. Վաղեմի անցեալ ընդունելութիւն to Help բայի։ [կի։

Hólster հօլսթըր գ. Պատեան ատրճանա

Holt հօլթ գ. Անտառ։

Hóly հօլի ած. Սուրբ, սրբակրօն. սրբազան, նուիրեալ, աստուածանուէր. աստուածաշունչ, հոգեշունչ. մաքուր, անարատ, ամբիծ։ – day, Տես Holiday.

Hóly-thursday հօլի-թհըրզտէյ գ. Համբարձումն Տեառն։

Hóly-week հօ՛լի-ուիք գ. Աւագ շաբաթ։

Hómage հօ՛մէյճ գ. Հարկ. հպատակութիւն ծառայութեան. մեծարանք. նուէր։

To Hómage, բ, ն. Յարգել, ընծայել զհարկ ծառայութեան, հպատակել։

Hómager հօ՛մէճըր գ. Հարկատու, հպատակ, հնազանդեալ։

Home հօմ գ. Տուն, տեղի, բնակութիւն, դադարք. հայրենիք. առ տնին, ընիկ, հայրենեաց։

Home, մ. Ի տուն. յերկիր կամ 'ի գաւառ իւր, 'ի հայրենիս. առ տնին, առ, հուպ, մերձ, առընթեր, ընդ. 'ի դէպ, 'ի ձահ. քաջ, բարւոք. ուժգին, կարեւէր, 'ի խոր։

Homebórn հօմպօ՛րն ած. Ընդածին, բնածին, բնական. ընտանի, ընիկ, հայրենի։

Hómebred հօ՛մպրէտ ած. Ընդաբոյս, ընտանի, բնածին, բնական. ընիկ, հայրենեաց, տանին. ընտել, պարզ, անպաճոյճ, անարուեստ, գեղջուկ, անզարդ։

Hómefelt հօ՛մֆէլտ ած. Ներքին, առանձին, գաղտնի, տանին, խորին։

Hómelily հօ՛մլիլի մ. Առանց պաճուճանաց, անարուեստ, գեղջկօրէն։

Hómeliness հօ՛մլինէս գ. Պարզութիւն, անարուեստութիւն, անզարդութիւն։

Hómely հօ՛մլի ած. Պարզ, անզարդ, անհարթ, գեղջուկ։

Hómely, մ. Պարզաբար. գեղջկօրէն։

Hómemade հօ՛մմէյտ ած. Արարեալ 'ի տան, տանին, ընիկ։

Hómer հօ՛մըր գ. Գոմոր (չափ ինչ եբրայեցւոց)։

Hómespun հօ՛մսփըն ած. Տանին, տնաբական. գեղջուկ, անզարդ, անարուեստ. ընիկ, հայրենեաց։

Hómespun, գ. Գեղջուկ, շինական։

Hómestall, Hómestead հօ՛մսթօլ, հօ՛մսթէտ գ. Տեղի կամ յատակ տան։

Hómeward, Hómewards հօ՛մուըրտ, հօ՛մուըրտզ մ. Դէպ 'ի տուն, ուղղեալ 'ի տուն կամ 'ի հայրենիս, 'ի դարձին, 'ի դառնալն յերկիր կամ 'ի բնակութիւն իւր։

Homicídal հօմիսա՛յտէլ ած. Մարդասպան, արիւնախանձ, մահաբեր։

Hómicide հօ՛միսայտ գ. Մարդասպանութիւն, սպանութիւն. մարդասպան, սպանող։

Homilétical հօմիլէ՛թիքէլ ած. Ընտել, ընտանի, բարեհամբոյր, ընկերական, մարդասէր։

Hómily հօ՛միլի գ. Ճառ, քարոզ։

Homogéneal, Homogéneous հօմօճի՛նիըլ, հօմօճի՛նիըս ած. Համասեռ, համաբուն, նմանասեռ։

Homogénealness, Homogenéity, Homogéneousness հօմօճի՛նիըլնէս, հօմօճինի՛իթի, հօմօճի՛նիըսնէս գ. Համասեռութիւն, համաբնութիւն, նմանութիւն։

Hómogeny հօ՛մօճինի գ. Համաբնութիւն։

Homólogous հօմօ՛լօկըս ած. Որ ունի զնոյն համեմատութիւն։

Homónymous հօմօ՛նիմըս ած. Համանուն, երկդիմի։

Homónymy հօմօ՛նիմի գ. Համանունութիւն, երկդիմութիւն։

Homótonous հօմօ՛թօնըս ած. Համաձայն, միօրինակ։

Hone հօն գ. Յեսան։

To Hone, բ, չ. Վշտանալ, յոգւոց հանել, հաշիլ, մաշիլ։

Hónest օ՛նէսթ ած. Համեստ, պարկեշտ, ողջախոհ, արդար, ուղիղ, բարեկրօն, առաքինի, արդարասէր, քաջակորով. պատշաճ, օրինաւոր, յարմար։

Hónestly օ՛նէսթլի մ. Արդարապէս, իրաւամբք, ըստ պատշաճի. համեստութբ, պարկեշտութեամբ։

Hónesty օ՛նէսթի գ. Համեստութիւն, պարկեշտութիւն, ողջախոհութիւն. չափաւորութիւն. առաքինութիւն, արդարութիւն, վայելչութիւն, պատիւ։

Hóney հը՛նի գ. Մեղր. քաղցրութիւն. քաղցրիկ, սիրելի, անուշակ։

To Hóney, բ, չ. Խօսել քաղցր բանիւք, մեղր կաթեցուցանել 'ի շրթանց, քաղցրաբանել։

Hóney-bag հը՛նի-պէկ գ. Ստամոքս մեղուի։

Hóney-comb հը՛նի-քօմ գ. Խորիսխ մեղու։

Hóney-combed հը՛նի-քօմտ ած. Նման բջջաց մեղուաց, ծակոտկէն։

Hóney-dew հը՛նի-տիու գ. Գազպէն, մանն։

Hóney-flower հը՛նի-ֆլաուըր գ. Բոյս ինչ։

Hóney-gnat հը՛նի-նէթ գ. Մլջատ ինչ։

Hóney-moon հը՛նի-մուն գ. Առաջին ամիս հարսանեաց։

Hóney-suckle հը՛նի-սըքըլ գ. Այծեթըփիկ (բոյս)։

Hóney-tongued հը՛նի-թընկտ ած. Անհամ. սեթեւեթեալ քաղցրութեամբ, թրթրակ։

Hóneyless հը՛նիլէս ած. Առանց մեղու։

Hónied հը՛նիտ ած. Մեղրապատ, մեղրալից. քաղցր, անուշակ։

Hónorary օ՛նըրէրի ած. Տուեալ կամ արարեալ 'ի պատիւ. պատուական, իբրեւ պատուանուն։

Hónour օ՛նըր գ. Պատիւ. աւագութիւն, աստիճան. համբաւ, անուն, փառք, գովութիւն. պատուանուն, նշան պատուոյ. պարծանք. ազնուականութիւն, վեհանձնութիւն. մեծարանք, ակնածութիւն. մաքրութիւն, համեստութիւն. հանդէս. ազ-

նուականութիւն, պատիւ ազնուականութեան. յարգանք, քաղաքավարութիւն, պատուասիրութիւն. զարդ, շուք:

To Hónour, բ, ն. Պատուել, յարգել, մեծարել, գովել. մեծացուցանել, փառաւորել:

Hónourable օ՛նըրէպլ ած. Պատուաւոր, պատուելի. մեծարոյ, արժանապատիւ. մեծ, շքեղ, երեւելի. պարկեշտ, ամբիծ, անարատ. արդար, առաքինի:

Hónourableness օ՛նըրէպլնէս գ. Պատուականութիւն, արժանապատուութիւն, ազնուականութիւն. մեծարոյութիւն:

Hónourably օ՛նըրէպլի մ. Պատուով, բազում մեծարանօք, շքով, հանդիսիւ. քաջաբար, ազնուաբար, պերճաբար. պանծանօք:

Hónourer օ՛նըրըր գ. Որ պատուէ կամ մեծարէ, մեծարու, պատուադիր:

Hood հուտ գ. Մասնիկ ածանցական իբրեւ զմերս ութիւն, զոր օրինակ childhood, մանկութիւն, brotherhood, եղբայրութիւն:

Hood, գ. Գլխարկ, վեղար, կնգուղ:

To Hood, բ, ն. Արկանել գլխանոց կամ կնգուղ. ծածկել:

Hóodman blind հո՛ւտմէն պլայնտ գ. Խաղ ինչ (աչկապուկ):

To Hóod-wink հո՛ւտ-ուինք բ, ն. Կապել զաչս. կուրացուցանել. ծածկել, թաքուցանել. պատրել, ստուերածս ածել:

Hoof հուֆ գ. Սմբակ, կճղակ:

Hoof-bound հո՛ւֆ-պաունտ ած. Սմբակակապ, որ ունի ցաւ յոտս (ձի):

Hook հուք գ. Ճանկ, կեռ. շղթայ առկախեալ կամ գաւազան երկճղի առ ունել ինչ. կարթ ձկնորսաց. թակարդ, ծուղակ. երկժանի, պատառաքաղ. հեծանոց. ծըղխնիք: Off the hooks, անկարգ, չփոթ, խռովեալ: Hook or crook, ընդ ուղղորդն և ընդ թիւր:

To Hook, բ, ն. Ունել, ըմբռնել, թակարդել, քարշել, հրապուրել. ըմբռնել ճանկիւ. յափշտակել:

Hóoked հո՛ւքէտ ած. Ճանկաձեւ, ճանկաւոր, կեռ, կոր, կեռացեալ. երկճղի, երկժանի:

Hóokedness հո՛ւքէտնէս գ. Կեռութիւն, կորութիւն:

Hóoknosed հո՛ւքնօզտ ած. Արծուաքիթ:

Hoop հուփ գ. Շրջանակ (տակառաց կամ զգեստու կանանց). օղ, մանեակ, շըրջանակ:

To Hoop, բ, ն. Պատել շրջանակօք. պատել, շրջապատել. վանել աղաղակաւ. կոչել մեծաձայն:

To Hoop, բ, չ. Գոչել, ձայն արձակել:

Hóoper հո՛ւփըր գ. Որ արկանէ շրջանակս տակառաց, տակառագործ:

Hóoping-cough հո՛ւփինկ-քօֆ գ. Հազ սաստիկ:

Hoot հուտ գ. Ձայն, գոչիւն, աղաղակ. կարկաչիւն, շառաչիւն:

To Hoot, բ, ն. Հալածել աղաղակաւ:

To Hoot, բ, չ. Աղաղակել, գոչել. կարկաչել:

Hop հօփ գ. Խոտ ինչ որով համդերձեն զգարեջուրն:

Hop, գ. Ոստիւն, ընդոստումն, կայթ. տեղի կաքաւելոյ ռամկաց:

To Hop, բ, չ. Ոստնուլ, ոստոստել, կայթել, կաքաւել, խաղալ. կաղալ, գնալ՝ի կաղս:

To Hop, բ, ն. Համդերձել զգարեջուր:

Hope հօփ գ. Յոյս:

To Hope, բ, չ. Յուսալ, ակն ունել:

Hópeful հօ՛փֆուլ ած. Յուսացուցիչ, յուսադրական. յուսապատար, բարեյոյս:

Hópefully հօ՛փֆուլլի մ. Քաջայոյս, բարեյոյս. յուսով, ակնկալութեամբ:

Hópefulness հօ՛փֆուլնէս գ. Յուսադրութիւն, քաջալերութիւն, յոյս:

Hópeless հօ՛փլէս ած. Անյոյս, յուսահատեալ:

Hóper հօ՛փըր գ. Որ յուսայ, ակնկալու:

Hópingly հօ՛փինկլի մ. Յուսով, ակնկալութեամբ, վստահութեամբ:

Hópper հօ՛փփըր գ. Որ ոստնու, կայթող. որ կաղայ, կաղուն:

Hópper, գ. Գոփն, ձագար աղօրեաց. զամբիւղ կամ կողով ինչ:

Hóral հօ՛րէլ ած. Ժամու, ժամական:

Hórary հօ՛րէրի ած. Ժամու, ժամական, միոյ ժամու. ժամագրական:

Horde հօրտ գ. Խումբ թափառական:

Horízon հօրա՛յզըն գ. Եզերք, հորիզոն:

Horizóntal հօրիզօ՛նթէլ ած. Հորիզոնական, զուգահեռական առ հորիզոնն:

Horizóntally հօրիզօ՛նթէլլի մ. Զուգահեռական առ հորիզոնն, առ եզերս:

Horn հօրն գ. Եղջիւր. եղջերափող, փող. եղջիւր կամ մահիկ լուսնոյ. ամբարտաւանութիւն. անօթ եղջերաձեւ, ըմպանակ. բոզաւագ, կնակաւատ:

Hornbéak, Hornfísh հօրնպի՛ք, հօրնֆի՛շ գ. Ձուկն ինչ:

Hórnbeam հօ՛րնպիմ գ. Նշդարի (ծառ):

Hórnbook հօ՛րնպուք գ. Այբուբենք, այբուբենարան մանկանց:

Hórned հօ՛րնըտ ած. Եղջերաւոր:

Hórnet հօ՛րնըթ գ. Իշամեղու:

Hórnfoot հօ՛րնֆութ ած. Սմբակաւոր:

Hórnowl հօ՛րնաուլ գ. Ազգ բուոյ:

Hórnpipe հօ՛րնփայփ գ. Տիկ հովուական. անգղիացի (պար):

Hórnstone հօ՛րնսթօն գ. Ազգ ինչ կապուտակ քարի: [բաձև:

Hórnwork հօ՛րնուըրք գ. Պատնէշ եղջե-

Hórny հօ՛րնի ած. Եղջերեայ. եղջերաձև. խիստ, կարծր, կոշտ, ըրտացեալ:

Horógraphy հօրօ՛կրէֆի գ. Ժամագրութի:

Hórologe, Hórology հօ՛րօլօճ, հօ՛րօլօճի գ. Ժամացոյց:

Horómetry հօրօ՛միթրի գ. Ժամաչափութի:

Hóroscope հօ՛րօսքօփ գ. Ժամաքաշխ (աղթարք):

Hórrible հօ՛րրիպըլ ած. Սոսկալի, ահաւոր, զարհուրելի, ագետալի:

Hórribleness հօ՛րրիպըլնէս գ. Ահեղութի, ահաւորութիւն, սաստկութիւն:

Hórribly հօ՛րրիպլի մ. Ահագին իմն, ահագինս, սաստկապէս:

Hórrid հօ՛րրիտ ած. Սոսկալի, ահաւոր, զարհուրատեսակ. անհեթեթ. գարշ, զազիր. գժնդակ, անտանելի, անհնարին:

Hórridness հօ՛րրիտնէս գ. Ահեղութիւն, գժնդակութիւն, գարշութիւն:

Hórrifick հօ՛րրիֆիք ած. Ահեղ, ահարկու, ահընկէց, զարհուրելի:

Hórrisonous հօ՛րրիսօնըս ած. Ահեղաձայն, ահեղաբարբառ, ահեղագոչ:

Hórrour հօ՛րրըր գ. Սոսկումն, արհաւիրք, ահ, դողումն:

Horse հօրս գ. Ձի, երիվար. ձիաւոր, հեծեալ, այրուձի, հեծելազօր. ձի կամ իշակ (մեքենայ):

To Horse, բ, ն. Հեծանել, հեծնուլ, աշտանակել. կազմել երիվարօք. բառնալ 'ի վերայ ուսոց. ելանել 'ի վերայ մատակին:

Hórseback հօ՛րսպէք գ. Հեծելութիւն: On –, հեծեալ 'ի ձի, ձիաւոր:

Horsebeán հօրսպի՛ն գ. Ազգ բակլայի:

Hórseblock հօ՛րսպլօք գ. Պատուանդան հեծելութեան:

Horseboát հօրսպօ՛թ գ. Նաւակ 'ի պէտս անցից ձիոյ:

Horsebóy հօրսպօ՛յ գ. Ձիաքայծ, ախոռապետ:

Hórsebreaker հօ՛րսպրէյքըր գ. Ձիավարժ:

Horsechéstnut հօրսչէ՛սնըթ գ. Հնդիկ շագանակ:

Hórsecourser հօ՛րսքօրսըր գ. Խաբեբայ ձիավաճառ:

Hórsecrab հօ՛րսքրէպ գ. Զուկն ինչ:

Hórsecucumber հօ՛րսքիուքըմպըր գ. Կայրի վարունգ:

Hórsedung հօ՛րստընկ գ. Աղբ ձիոյ:

Horseémmet հօրսէ՛մմէթ գ. Ազգ խոշոր մրջման:

Hórseflesh հօ՛րսֆլէշ գ. Միս ձիոյ:

Hórsefly հօ՛րսֆլայ գ. Ձիաստակ:

Hórsefoot հօ՛րսֆութ գ. Հալի գեղ (խոտ):

Hórsehair հօ՛րսհէյր գ. Բաշ ձիոյ:

Hórseheel հօ՛րսհիլ գ. Խոտ ինչ:

Hórselaugh հօ՛րսլաֆ գ. Քրքիջ, քրքանք:

Hórseleech հօ՛րսլիչ գ. Տզրուկ ինչ. պայտար, ձիաբոյժ:

Hórselitter հօ՛րսլիթթըր գ. Բատանեան, դեսպակ զոր տանին կրկին երիվարք:

Hórseman հօ՛րսմէն գ. Ձիավարժ. հեծեալ, ձիաւոր. հեծելազօր, այրուձի:

Hórsemanship հօ՛րսմէնշիփ գ. Ձիավարժութիւն, հեծելութիւն:

Hórsemarten հօ՛րսմարթէն գ. Ազգ ինչ իշամեղուի:

Hórsematch հօ՛րսմէչ գ. Թռչուն ինչ:

Hórsemeat հօ՛րսմիթ գ. Խոտ ձիոյ:

Hórsemint հօ՛րսմինթ գ. Անանուխ վայրի:

Hórsemuscle հօ՛րսմըսըլ գ. Միդիա ինչ մեծ: [անվայելուչ:

Hórseplay հօ՛րսփլէյ գ. Խաղ անհեթեթ,

Hórsepond հօ՛րսփօնտ գ. Ջրարբ ձիոյ:

Horseráce հօրսրէ՛յս գ. Ձիընթացք:

Hórseradish հօ՛րսրէտիշ գ. Բողկ:

Hórseshoe հօ՛րսշու գ. Պայտ ձիոյ:

Horsestéaler հօրսսթի՛լըր գ. Ձիագող:

Hórsetail հօ՛րսթէյլ գ. Ձիու ագի (բոյս):

Hórsetongue հօ՛րսթընկ գ. Կազմոր (խոտ):

Hórseway հօ՛րսուէյ գ. Ձիավարութի, ճանապարհ հեծելոց:

Hortátion հօրթէ՛յշըն գ. Յորդոր, խրատ, քաջալերութիւն:

Hórtative հօ՛րթէթիվ գ. Յորդոր, քաջալերութիւն:

Hórtatory հօ՛րթէթըրի ած. Յորդորական, քաջալերական:

Horticúlture հօրթիքը՛լչըր գ. Պարտիզագործութիւն:

Hórtulan հօ՛րչիուլըն ած. Պարտիզի:

Hosánna հօզէ՛ննէ գ. Ովսաննայ:

Hose հօզ (յոգն. hosen) գ. Անդրավարտիք, վարտիք. գուլպայ, զանկապան:

Hósier հօ՛ժըր գ. Գուլպայագործ, գուլպայավաճառ:

Hóspitable հօ՛սփիթէպըլ ած. Հիւրընկալ, հիւրասէր, օտարասէր, վանատուր:

Hóspitably հօ՛սփիթէպլի մ. Հիւրընկալութեամբ, օտարասիրութեամբ:

Hóspital օ՛սփիթէլ գ. Անկելանոց:

Hospitálity հօսփիթէ՛լիթի գ. Հիւրասիրութիւն, հիւրընկալութիւն:

Hóspitaller հօ՛սփիթէլլըր գ. Աշխարհաւանդիկ, վանատուր, պանդոկապետ:

To Hóspitate հօ՛սփիթէյթ բ, ն. Հիւրընկալել, վանս առնել:

Host հօսթ գ. Վանատուր, պանդոկապետ. հիւրընկալ, տանուտէր. զօրք, բազ-

մունթիւն զօրաց · բազմութիւն · նշխար կամ սպաս պատարագի ։

To Host, բ, չ. Ագանիլ, իջևանիլ, օթիլ, ունել վանս · մարտնչել, պատերազմել, 'ի գիմի հարկանիլ. հանդէս առնել զօրաց ։

Hóstage հօ՛ստէյճ գ. Պատանդ ։

Hóstel, Hóstelry հօ՛ստէլ, հօ՛ստէլրի գ. Պանդոկ, իջևան ։

Hóstess հօ՛ստէս գ. Կապելուհի ։

Hóstess-ship հօ՛ստէս-շիփ գ. Պանդոկապետութիւն կնոջ ։

Hóstile հօ՛ստիլ ած. Թշնամական, թշնամեայ, ոսոխիլ, հակառակ ։

Hostílity հօստի՛լիթի գ. Թշնամութիւն ։

Hóstler օ՛սլըր գ. Ախոռապան պանդոկի ։

Hóstry օ՛ստրի գ. Ախոռ պանդոկի ։

Hot հօթ ած. Ջերմ, ջերմին · աշխոյժ, եռանդուն · սաստիկ, ուժգին, բուռն ։

Hótbed հօ՛թպէտ գ. Երկիր ջերմացուցեալ աղբով ։

Hotbráined հօթպրէ՛յնտ ած. Աշխոյժ, եռանդուն, յանդուգն ։

Hótchpot, Hótchpotch հօ՛չփօթ, հօ՛չփօչ գ. Խառնուրդ, խառնակ ինչ ։

Hotcóckles հօթքօ՛քըլզ գ. Խաղ՝ յորում ծածկեալ ուրուք զաչս՝ գուշակէ զհարկանողն ։

Hotel հօ՛թէլ գ. Պանդոկի, աշխարհաւանդ, իջավան ։

Hotheáded հօթհէ՛տէտ ած. Բուռն, յանդուգն, եռանդուն ։

Hóthouse հօ՛թհաուս գ. Ջերմատանեակ, բաղանիք · պոռնկոց, բոզանոց ։

Hótly հօ՛թլի մ. Ջերմագին, ջերմ · ուժգին, սաստկապէս ։

Hotmóuthed հօթմա՛ուտհըտ ած. Խստերախ, անսանձ, ապերասան, կամակոր ։

Hótness հօ՛թնէս գ. Ջերմութիւն, կատաղութիւն, սաստկութիւն ։

Hótspur հօ՛թսփըր գ. Կամակոր, խստապարանոց, յանդուգն · ազգ կանխահաս ոլոռան ։

Hótspurred հօ՛թսփըրտ ած. Սաստիկ, կատաղի, յանդուգն ։ [Heave բայի ։

Hove հօվ. Կատարեալ ժամանակ to

Hóvel հօ՛վէլ գ. Հիւղ, տաղաւար ։

To Hóvel, բ, ն. Տաղաւարել ։

Hóven հօ՛վն ած. Ուռուցեալ, փքացեալ ։

To Hóver հօ՛վըր բ, չ. Սաւառնել, կալ 'ի վերայ · կալ, մնալ, սպասել · թափառիլ, յածիլ շուրջանակի ։

Hough հօֆ գ. Կրկնուած յետակողմեան սրունից չորքոտանեաց, կորթ · կայլն, սապար ։

To Hough, բ, ն. Կարթակոտր առնել · հատանել սապարաւ ։

Hóulet հա՛ուլէթ գ. Բու (ըստ ոմանց) ։

Hoult հո՛ւլթ գ. Անտառակ ։

Hound հա՛ունտ գ. Բարակ, շուն որսորդ ։

To Hound, բ, ն. Արձակել զշունս յորս · հալածել, հետամուտ լինել, սնգիլ զկնի ։

Hóundfish հա՛ունտֆիշ գ. Ձուկն ինչ ։

Houndstóngue հաունտստօ՛նկ գ. Շանլեզու (բոյս) ։

Hóundtree հա՛ունտթրի գ. Զուղ (ծառ) ։

Houp հո՛ւփ գ. Յոպոպ ։

Hour աուր գ. Ժամ · վայրկեան, պահ, ժամանակ ։ [ւազոյ ։

Hóurglass աուրկլէս գ. Ժամացոյց յա_

Hóurly աուրլի ած. Ժամ ըստ ժամէ, 'ի մէն մի ժամու, յամենայն ժամ ։

Hóurly, մ. Յիւրաքանչիւր ժամու, ժամ ըստ ժամէ, յամենայն ժամ ։

Hóurplate աուրփլէյթ գ. Ժամացոյց արեգակնային ։

House հա՛ուս գ. Տուն · բնակութիւն · տեղի, բնակարան · բոյն, որջ · մենաստան, վանք · ուսումնարան, դպրատուն · կերպակուր, սեղան · տուն, զարմ, ազգ, ցեղ, գերդաստան, ընտանիք տան · կենդանակերպք զոդիակոսին · խորհրդատուն, խորհրդարան, ատեան ։

To House հաուզ բ, ն. Ագուցանել, ընդունել 'ի տուն, վանս կամ իջևանս տալ, ժողովել ընդ յարկաւ · շտեմարանել ։

To House, բ, չ. Բնակել, բնականալ, օթել, ագանիլ · կալ, մնալ ։

Housebreáker հաուսպրէ՛յքըր գ. Որ մտանէ 'ի տուն առ 'ի գողանալ, գող ։

Housebreáking հաուսպրէ՛յքին գ. Գողութիւն մտանելով 'ի տուն ։ [տան ։

Hóusedog հա՛ուստօկ գ. Շուն պահապան

Hóusehold հա՛ուսհօլտ գ. Տուն, գերդաստան, ընտանիք տան · տնտեսութիւն · տան, առ անին ։

Hóuseholder հա՛ուսհօլտըր գ. Տանուտէր ։

Hóuseholdstuff հա՛ուսհօլտսթըֆ գ. Կահ կամ կարասիք տան ։

Hóusekeeper հա՛ուսքիփըր գ. Տանուտէր · մեծատուն · անկալուչ, անարար · հացարարեալ կի՛ կին տնպահ · պահապան տան ։

Hóusekeeping հա՛ուսքիփին ած. Ի պէտս տան, յառանձին պէտս ։

Hóusekeeping, գ. Հիւրընկալութիւն, կոչունք, առատարարութիւն ։

Hóusel հա՛ուզէլ գ. Նշխար սրբացուցեալ, սուրբ հաղորդութիւն ։

To Hóusel, բ, ն. Ընդունել կամ տալ զհաղորդութիւն ։

Hóuseleek հա՛ուսլիք գ. Բոյս ինչ ։

Hóuseless հա՛ուսլէս ած. Անտուն, անյարկ, աղքատ ։

Hóusemaid հաուսմէյտ գ. Աղախին:
Hóuseroom հաուսրում գ. Տեղի, վայր, սենեակ:
Hóusesnail հաուսսնէյլ գ. Ալոջ խխունջի:
Hóusewarming հաուսուօրմինկ գ. Նաւա_կատիք տան:
Hóusewife հըզըւիֆ գ. Տանտիկին. տըն_կալուչ կամ տնարար:
Hóusewifely հըզըւիֆլի մ. Իբրև զկին տնկալուչ կամ տնարար:
Hóusewifery հըզըւիֆրի գ. Տնարարու_թիւն, հոգաբարձութիւն տան, տնտեսու_թիւն կնոջ, խնայութիւն:
Hóusing հաուզինկ գ. Բազմութիւն տանց կամ բնակութեանց. ծածկոց, ծածկոյթ (ախոռոյ). տապճակ, աճառ (ձիոյ):
Hóusling հաուսլինկ ած. Նաւակատեաց տան:
Houss հաուս գ. Աճառ (ձիոյ):
How? հաու մ. Ո՞րչափ. քանի՞. զիա՞րդ, ո՞րպէս. ո՞ր, զինչ, զի՞. ընդէ՞ր, հիմ. քա_նիօ՞ն: How much կամ how many? քա_նի՞, ո՞րչափ: How do you do? զիա՞րդ կեաս:
Howbéit, Hówbe հաուպիիթ, հաուպի մ. Զիա՞րդ և իցէ, բայց սակայն, սակաւին:
Howdy'e հաուտիէ. Համառօտութիւն how do ye բառից, ո՞րպէս կեայք:
Howéver հաուէվըր մ. Զիա՞րդ կամ ո՞րպէս և. թէ և, սակաւին. սակայն, սակայն և այնպէս:
Howl հաուլ գ. Ոռնումն, կաղկանձիւն. ճիչ, գոչիւն, աղաղակ:
To Howl, բ, չ. Ոռնալ, կաղկանձել. ճիչ կամ կական բառնալ:
Howsoéver հաուսօէվըր մ. Տես However.
To Hox հօքս բ, ն. Կարթակոտոր առնել, հատանել զջիլս ծնգաց:
Hoy հօյ գ. Նաւ ինչ բեռնաբարձ:
Hoy!, ձյն. Ա՛յ, ադէ:
Húbbub հըպպըպ գ. Աղմուկ, խռովու_թիւն, շփոթ, աղաղակ:
Húckaback հըքըպէք գ. Կտաւ ինչ:
Húcklebacked հըքըլպէքտ ած. Կորա_քամակ:
Húcklebone հըքըլպօն գ. Բարձ, ոսկր ազդեր:
Húckster, Húcksterer հըքսթըր, հըքսթըրըր գ. Փերեզակ, հնավաճառ. խաբեբայ:
To Húckster, բ, չ. Առնել զփերեզակու_թիւն, մանրավաճառ լինել:
Húddle հըտտըլ գ. Խառն, ամբոխ, աղ_մուկ, խռովութիւն, շփոթ, խառնակումն:
To Húddle բ, ն. Ծածկել մեր 'ի մերոյ, արկանել 'ի վերայ, խռկել. ամփել, շփո_թել, խառնակել. առնել կամ ծածկել շտապաւ:
To Húddle, բ, չ. Խռնիլ, խռնն զխա_նալ, գալ ամբոխիւ:
Hue հիու գ. Գոյն, երանգ, երփն: Hue and cry, աղմուկ, աղաղակ, խռովութիւն:
Húer հիուըր գ. Որ փախուցանէ կամ հալածէ աղաղակաւ:
Huff հըֆ գ. Փքացումն, խրոխտանք, յասումն. խրոխտ, սէգ, ծանրացասումն:
To Huff, բ, ն. Ուռուցանել. փքացու_ցանել:
To Huff, բ, չ. Փքանալ, գոռոզանալ, մե_ծաբանել, խրոխտալ, սպառնալ, սրտմտիլ:
Húffer հըֆֆըր գ. Մեծաբան, խրոխտա_պանծ: [յանդուգն:
Húffish հըֆֆիշ ած. Խրոխտ, փքացեալ,
Húffishly հըֆֆիշլի մ. Խրոխտանօք, յա_խուռտաբար, յանդգնաբար:
Húffishness հըֆֆիշնէս գ. Խրոխտանք, յոխորտանք, մեծաբանութիւն:
Hug հըկ գ. Գրկանք, գրկախառնութիւն, փարումն, պատատումն:
To Hug, բ, ն. Գրկել. ընդգրկել, ունել. փարիլ, գալ զ, պատատիլ:
Huge հիուճ ած. Մեծ, մեծամարմին. ըն_դարձակ, լայնատարած, մեծ յոյժ. բարձր, լեռնացեալ. անճոռնի, վիթխարի, անչե_թեթ, աչագին:
Húgely հիուճլի մ. Յոյնչափս, մեծա_պէս, կարի խիտ, աչագինս:
Húgeness հիուճնէս գ. Մեծութիւն, վիթխարութիւն. ընդարձակութիւն:
Húggermugger հըկկըրմըկկըր գ. In –, Գաղտ, լռելեայն, լռիկ մնջիկ:
Húgy հիուճի ած. Տես Huge.
Huke հիուք գ. Վերարկու, պատմու_ճան, պարեգօտն, կրկնոց:
Hulk հըլք գ. Գոգ կամ յատակ նաւու. մարմին մեծ պաշտնակ:
To Hulk, բ, ն. Հանել զփորոտի (նա_պաստակի):
Hull հըլ գ. Պատիճ, պատեանք, կեղև, փեճեկ. գոգ կամ յատակ նաւուն, լաս_տափայտ:
To Hull, բ, ն. Լուղիլ զերեսօք ջուրց, տատանիլ, ծփիլ յերեսաց ալեաց:
Húlly հըլլի ած. Պատենաւոր, որ ունի զպատիճ կամ զկեղև:
Húlver հըլվըր գ. Տես Holly.
Hum հըմ գ. Բզզումն, բզզիւն. շխահիւն, շաչիւն, շառաչիւն, թնդիւն. կակազումն կամ տարակոյս 'ի բանս. մրմունջ, հեծու_թիւն. ծափ, ծափահայն:
Hum!, ձյն. Հէ, հը հը:
To Hum, բ, չ. Բզզել. կակազել. շաչել, շառաչել, թնդալ. հեծել, մրմնջել. դաշն երգել. հաւանիլ, ծափս հարկանել:

Húman հիւ՛-մըն ած. Մարդկային, մարդկեղէն, մարդոյ։

Humáne հիւ-մէ՛յն ած. Մարդասէր, բարերար, քաղցր, համբոյր, գթած։

Humánely հիւ-մէ՛յնլի մ. Մարդասիրաբար, քաղցրութեամբ։

Húmanist հիւ՛-մընիստ գ. Վարժապետ բանասիրութեան։

Humánity հիւ-մէ՛նիթի գ. Մարդկութիւն, մարդկային բնութիւն. մարդիկ, ամենայն մարդ. մարդասիրութիւն, քաղցրութիւն, գթութիւն. բանասիրական ուսմունք։

To Húmanize հիւ՛-մընայզ բ, ն. Քաղցրացուցանել, ընտելացուցանել։

Húmankind հիւ՛-մընքայնտ գ. Մարդկութիւն, մարդկային սեռ, մարդիկ։

Húmanly հիւ՛-մընլի մ. Մարդկօրէն, ըստ մարդկութեան. քաղցրութեամբ, մարդասիրաբար։

Húmbird հը՛մպըրտ գ. Թռչուն ինչ։

Húmble ը՛մպըլ ած. Խոնարհ, խոնարհամիտ. փոքր, նուաստատոհմ։

To Húmble, բ, ն. Խոնարհեցուցանել, նկուն առնել, ընկճել, նուաճել. իջուցանել, ցածուցանել։

Húmble-bee ը՛մպըլ-պի գ. Ազգ ինչ իշամեղուի։

Húmble-bee, գ. Խոտ ինչ։

Húmble-mouthed ը՛մպըլ-մաուդհտ ած. Հեզ, քաղցր, խոնարհամիտ։

Húmbleness ը՛մպըլնէս գ. Խոնարհութիւն, խոնարհամտութիւն։

Húmble-plant ը՛մպըլ-փլէնթ գ. Ազգ պատկառուկ խոտոյ։

Húmbler ը՛մպլըր գ. Որ խոնարհ առնէ կամ խոնարհեցուցանէ։

Húmbles ը՛մպըլզ գ. Ընդերք եղջերուի կամ այծեման։

Húmbless ը՛մպլէս գ. Խոնարհութիւն։

Húmbly ը՛մպլի մ. Խոնարհաբար, պարկեշտութեամբ. նուաստաբար։

Húmdrum հը՛մտրըմ ած. Ապուշ, բթամիտ, անմիտ։

To Huméct, to Huméctate հիւ-մէ՛քթ, հիւ-մէ՛քթէյթ բ, ն. Խոնաւացուցանել, թրջել, թրմել։

Humectátion հիւ-մէքթէ՛յշըն գ. Խոնաւութիւն, թրմումն, տամկութիւն։

Húmeral հիւ՛-մըրէլ ած. Ուսոյ։

Humicubátion հիւ-միքիւպէ՛յշըն գ. Գետնախշտութիւն, գետնատարածութիւն։

Húmid հիւ՛-միտ ած. Խոնաւ, տամուկ, գէճ, գիճին։

Humídity հիւ-մի՛տիթի գ. Խոնաւութիւն, գիճութիւն, տամկութիւն։

Humiliátion հիւ-միլիէ՛յշըն գ. Խոնարհութիւն. իջումն. նուաստութիւն, արհամարհութիւն, ցածութիւն, ընկճումն։

Humílity հիւ-մի՛լիթի գ. Խոնարհութիւն, հեզութիւն, ցածութիւն։

Húmmer հը՛մմըր գ. Որ ծափս հարկանէ, որ ցուցանէ հաճութիւն։

Húmoral եո՛ւ-մորըլ ած. Հիւթական, հիւթեղէն, պատճառեալ 'ի հիւթոյ։

Húmorist եո՛ւ-մըրիստ գ. Դեգ, կամահաճոյ, փոփոխամիտ։

Húmorous եո՛ւ-մըրըս ած. Այլանդակ, անհեթեթ, անտեղի. ըստ քմաց, ըստ հաճոյից, դիւրափոփոխ. դեգ, անամոք. զուարճացեալ, խնդամիտ, ծաղրածու։

Húmorously մ. Խնդամտաբար, ընդ կատակս. ըստ քմաց, այլանդակս։

Húmorousness գ. Խնդամտութիւն, զուարթութիւն, կատակ. այլանդակութիւն, քիմք։

Húmorsome ած. Դեգ, անհամբոյր. մտացածին, այլանդակ, ըստ քմաց։

Húmorsomely մ. Դեգութբ, այլանդակս, ըստ քմաց։

Húmour եո՛ւ-մըր գ. Հիւթ, խոնաւութիւն. բնաւորութիւն, բնութիւն, ոգի, կամք. քիմք, հաճոյք. զուարճութիւն, կատակ. ախտ, ախտաւորութիւն. դեգութիւն։

To Húmour, բ, ն. Հաճեցուցանել, հաճել. զուարճալի կամ հաճոյ ընծայել։

Hump հըմփ գ. Սապատ ուղտու, կոր թիկանց։

Húmpback, Humpbácked հը՛մփպէք, հըմփպէ՛քթ գ. և ած. Սապատող, կորաքամակ։

To Hunch հընչ բ, ն. Հարկանել արմկամբ, խթել. կորացուցանել զթիկունս։

Hunchbácked հընչպէ՛քթ ած. Կորաքամակ, սապատող։

Húndred հը՛նտրըտ ած. Հարիւր, հարիւրաւոր։

Húndred, գ. Հարիւր, հարիւրեակ, թիւ հարիւրից. սահման երկրի։

Húndredth ած. Հարիւրորդ։

Hung հընկ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Hang բայի։

Húnger հը՛նկըր գ. Քաղց. իղձ, տենչ։

To Húnger, բ, չ. Քաղցնուլ, նքթիլ, սովալլուկ լինել. կարի իմն անձկալ կամ փափաքել։

Húngerbit, Húngerbítten ած. Սովալլուկ, սովամահ, նքթեալ յոյժ։

Húngerly ած. Քաղցեալ, նքթեալ, սովալլուկ։

Húngerly, մ. Անհնարին քաղցու, անյագ, անյագաբար։

Húngerstarved հը՛նկըրսթարվտ ած. Սովալլուկ, նքթեալ, սովամահ:

Húngred հը՛նկըրտ ած. Քաղցեալ, անյագ:

Húngrily հը՛նկրիլի մ. Անհնարին քաղցու, անյագ, անյագաբար:

Húngry հը՛նկրի ած. Քաղցեալ, սովալլուկ, նքթեալ. չոր, անպտուղ, աղքատիկ, ցամաքեալ:

Hunks հընքս գ. Կծծի, գծուծ, ագահ:

Hunt հընթ գ. Որսորդ շունք. որս, որսորդութիւն. հետամտութիւն, խնդիր, որոնումն:

To Hunt, բ, ն. Որսալ, երթալ յորս երէոց. հալածել, հետամուտ լինել, հասանել 'ի վերայ. խնդրել, որոնել. մաղել ընդ շունս յորս երէոց:

To Hunt, բ, չ. Երթալ յորս, զհետ լինել որսոյ. պնդիլ զհետ, 'ի խնդիր լինել:

Húnter հը՛նթըր գ. Որսորդ երէոց. շուն որսորդ, բարակ:

Húntinghorn հը՛նթինհորն գ. Եղջերափող որսորդաց:

Húntress հը՛նթրէս գ. Կին որսորդ:

Húntsman հը՛նթսմէն գ. Որսորդ, որ սիրէ զորս երէոց. որսորդապետ:

Húntsmanship հը՛նթսմէնշիփ գ. Որսորդութիւն:

Húrdle հը՛րտլ գ. Վանդակ հիւսեալ յոստոց, վանդակ:

Hurds հըրտզ գ. Տիւղ կամ մզեղ կտաւոյ և կանեփոյ:

Hurl հըրլ գ. Ամբոխ, աղմուկ, խռովութիւն, աղաղակ, գոչիւն, խուռն:

To Hurl, բ, ն. Արձակել, ձգել, հեղուլ, թափել. գոչել. խաղալ:

Húrlbat հը՛րլպէթ գ. Տես Whirlbat.

Húrlwind հը՛րլուինտ գ. Մրրիկ, փոթորիկ, հողմ ուժգին:

Húrly, Húrlyburly հը՛րլի, հը՛րլիպըրլի գ. Ամբոխ, աղմուկ, խռովութիւն, խուռն բազմութիւն:

Húrricane, Húrricano հը՛րրիքէն, հը՛րրիքէնօ գ. Փոթորիկ կամ մրրիկ ուժգին:

Húrrier հը՛րրիըր գ. Որ յարուցանէ զաղմուկ, խռովարար, աղմկայոյզ:

Húrry հը՛րրի գ. Տփոթ, աղմուկ, խռովութիւն, շտապ, տագնապ:

To Húrry, բ, ն. Ստիպել, մղել, տագնապել:

To Húrry, բ, չ. Փութալ, ճեպել, աճապարել, տագնապիլ: [ւուտ:

Hurst հըրսթ գ. Անտառ փոքրիկ, թա-

Hurt հըրթ գ. Վնաս, հարուած, վէրք. զրկանք, անիրաւութիւն, մեղք:

To Hurt, բ, ն. Վնասել, մեղանչել, վիրաւորել, հարկանել:

Húrter հը՛րթըր գ. Որ վնասէ կամ վիրաւորէ:

Húrtful հը՛րթֆուլ ած. Վնասակար, մեղանչական, չար:

Húrtfully հը՛րթֆուլլի մ. Վնասու, չարութեամբ:

Húrtfulness հը՛րթֆուլնէս գ. Վնաս, վնասակարութիւն, չարութիւն:

To Húrtle հը՛րթլ բ, չ. Ընդհարկանիլ, զարկանիլ, հարկանել, բաղխել:

To Hurtle, բ, ն. Ուժգին բաղխել կամ հարկանել, մրկել:

Húrtleberry հը՛րթլպէրրի գ. Թուփ ինչ և պտուղ նորին:

Húrtless հը՛րթլէս ած. Անվնաս, անմեղ, անմեղանչական. անվնասելի:

Húrtlessly հը՛րթլէսլի մ. Անվնաս, առանց վնասու:

Húrtlessness հը՛րթլէսնէս գ. Անվնասութիւն, անմեղանչականութիւն, անմեղութիւն:

Húsband հը՛զպընտ գ. Այր, կանամբի. արու (կենդանեաց). անտես կամ հազարապետ տան. գիւղական, վարձուոր, մշակ, երկրագործ:

To Húsband, բ, ն. Լինել փոխանակ առն. խնայել, քաջ անտեսել. մշակել, հերկել:

Húsbandless հը՛զպընտլէս ած. Անայր:

Húsbandly հը՛զպընտլի ած. Ճիշդ, տնտեսապէտ, չափաւոր:

Húsbandman հը՛զպընտմէն գ. Մշակ, երկրագործ:

Húsbandry հը՛զպընտրի գ. Մշակութիւն, երկրագործութիւն. ճշդութիւն, անխնայութիւն. խնամ, հոգ, անտեսութիւն:

Hush! հըշ. մջ. Լուռ լեր:

Hush, ած. Լռիկ, լուռ, հանդարտ, անձայն, անշշունչ, անբարբառ:

To Hush, բ, չ. Լռել, հանդարտել:

To Hush, բ, ն. Լռեցուցանել, խաղաղել: To hush up, լռել, անցանել լռութեամբ, արգելուլ:

Húshmoney հը՛շմընի գ. Կաշառ տուր 'ի լռեցուցանել:

Husk հըսք գ. Պարուտակ, կեղև, պատեանք, պատիճ:

To Husk, բ, ն. Հանել զպարուտակն կամ զպատիճն:

Húsked, Húsky հը՛սքէտ, հը՛սքի ած. Պատճաւոր, պատենաւոր:

Hússy հը՛զզի գ. Կին վատանուն. պատեան, ամման. անկալուչ: [հուրդ:

Hústings հը՛սթինկզ գ. Ատեան, խոր-

To Hústle հը՛սլ բ, ն. Հարկանել ընդ միմեանս: [նարար:

Húswife հը՛զուիֆ գ. Կին անտնտեսուհի. տն-

To Húswife, բ, ն. Խնայել, քաջ տնտեսել:

Húswifery հըզզիֆրի գ. Տնտեսութիւն, մատակարարութիւն, հոգաբարձութիւն (կնոջ):

Hut հըտ գ. Հիւղ, տաղաւար, խրճիթ:

Hutch հըչ գ. Տաշտ խմորոյ:

To Huzz հըզ բ, չ. Բզզել, մրմնջել, քրթմնջել:

Huzzá! հըզզէյ. մջ. Կեցցես, ողջ լեր:

To Huzzá, բ, չ. Աղաղակել:

To Huzzá, բ, ն. Ընդունել 'ի ձայն ցնծութեան:

Hy'acinth հայէսինթհ գ. Յակինթ (ծաղիկ և ակն պատուական):

Hyacínthine հայէսինթհին ած. Յակնթեայ, յակնթանման, յակնթակապ:

Hy'ades, Hy'ads հայէտիզ, հայէտզ գ. Հիադայք կամ Հիադք (համաստեղութի):

Hy'aline հայէլին ած. Ապակեայ:

Hy'bridous հիպրիտըս ած. Խառնածին:

Hydátides հայտէտիտիզ գ. Պղպջակ, պալար:

Hy'dra հայտրէ գ. Հիդրա (առասպելեալ օձ բազմագլուխ):

Hy'dragogues հայտրէկօկզ գ. Ջրածու կամ ջրաքարշ դեղք:

Hydraúlic, Hydraúlical հայտրօլիք, հայտրօլիքէլ ած. Ջրաքարշխական:

Hydraúlics հայտրօլիքս գ. Ջրաքարշխութիւն, ջրաքարշխական գիտութիւն:

Hydrocéle հայտրօսիլ գ. Ազգ ինչ ջրալիր փոշտանկութեան:

Hydrocéphalus հայտրօսէֆէլըս գ. Ջրգողութիւն գլխոյ:

Hydrógrapher հայտրօկրէֆըր գ. Ջրագիր, ծովագիր:

Hydrógraphy հայտրօկրէֆի գ. Ջրագրութիւն, ծովագրութիւն:

Hy'dromancy հայտրօմէնսի գ. Ջրահմայութիւն:

Hy'dromel հայտրօմէլ գ. Մեղրաջուր:

Hydrómeter հայտրօմիթըր գ. Ջրաչափ (գործի): [թիւն:

Hydrómetry հայտրօմիթրի գ. Ջրաչափու-

Hydrophóbia հայտրօֆօպիէ գ. Ջրավախութիւն:

Hydrópic, Hydrópical հայտրօփիք, հայտրօփիքէլ ած. Ջրգողեալ, ջրգող. ջրգողական: [կշռական:

Hydrostátical հայտրօսթէթիքէլ ած. Ջրա-

Hydrostátically հայտրօսթէթիքէլլի մ. Ըստ օրինաց ջրակշռութեան:

Hydrostátics հայտրօսթէթիքս գ. Ջրակշռութիւն: [կամ պլորմի:

Hydrótic հայտրօտիք գ. Մաքրիչ ջրոյ

Hy'en, Hyéna հայէն, հայինէ գ. Բորենի:

Hygrómeter հայկրօմիթըր գ. Խոնաւաչափ (գործի):

Hy'groscope հայկրօսքօփ գ. Խոնաւացոյց (գործի):

Hym հիմ գ. Ազգ ինչ շան:

Hy'men հայմէն գ. Չաստուած հարսանեաց. կնիք կուսից, խորալ:

Hymenéal, Hymenéan հայմինիէլ, հայմինիէն գ. Երգ հարսանեաց:

Hymenéal, Hymenéan, ած. Հարսանեաց, պսակի, ամուսնութեան:

Hymn հիմ գ. Երգ օրհնութեան, գանձ, շարական, օրհնութիւն, փառաբանութի:

To Hymn, բ, ն, և չ. Օրհնել, փառաբանել:

Hy'mnic հիմնիք ած. Երգոց, օրհնութե, փառաբանութեան:

To Hyp հիփ բ, ն. Տխրեցուցանել:

Hy'pallage հիփէլլէճի գ. Փոխանուն կա՛մ փոխանունութիւն (ըստ քերականաց):

Hy'per հայփըր գ. Տես Hypercritic.

Hypérbola հայփէրպօլէ գ. Չափազանց (ձև երկրաչափական):

Hy'perbole հայփէրպօլի գ. Չափազանցութիւն (ձև ճարտասանական):

Hyperbólic, Hyperbólical հայփէրպօլիք, հայփէրպօլիքէլ ած. Չափազանցական (գիծ). չափազանց (ձև բանից):

Hyperbólically հայփէրպօլիքէլլի մ. Ըստ չափազանցական ձևոյ. չափազանցօրէն, չափազանցութեամբ, յանչափս:

Hyperbóliform հայփէրպօլիֆօրմ ած. Որ ունի ձև չափազանցական:

Hyperbórean հայփէրպօրիէն ած. Հիւսիսային:

Hypercrític հայփէրքրիտիք գ. Չափազանց քննող կամ դատող:

Hypercrítical հայփէրքրիտիքէլ ած. Ընդվայրաքննին, մանրակրկիտ:

Hypérmeter հայփէրմիթըր գ. Չափազանց կամ առաւելազանց ինչ:

Hypersarcósis հայփէրսարքօսիս գ. Աճումն աւելորդ մսոյ:

Hy'phen հայֆէն գ. Ենթամնայ:

Hypnótic հիփնօտիք գ. Քնաբեր, թմրեցուցիչ (դեղ):

Hypochóndres հիփօքօնտըրզ գ. Անոնդանք. տես անոնդանաց:

Hypocondríac, Hypochondríacal հիփօքօնտրիէք, հիփօքօնտրայէքէլ ած. Անոնդանոտ:

Hy'pocist հիփօսիստ գ. Հիւթ ինչ ծառոյ:

Hypócrisy հիփօքրիսի գ. Կեղծաւորութիւն, կեղծաւորեալ բարեպաշտութիւն:

Hy'pocrite հիփօքրիտ գ. Կեղծաւոր, կերպարանեալ:

Hypocrític, Hypocrítical հիփօքրի՛թիք, հիփօքրի՛թիքըլ ած. Կեղծաւորեալ, կեղծ, կերպարանեալ, առ երեսս:

Hypocrítically հիփօքրի՛թիքըլլի մ. Կեղծաւորութեամբ, կեղծեօք, առ երեսս:

Hypogástric հիփօկէ՛սթրիք ած. Ստորակողման որովայնի:

Hypogéum հիփօճի՛ըմ գ. Ստորերկրեայ շինուած, նկուղ, բաւիղ, գամբարան:

Hypóstasis հայփօ՛սթէսիս գ. Ենթակայութիւն, անձնաւորութիւն, անձն:

Hypostátical հայփօսթէ՛թիքըլ ած. Առանձին, գլխաւոր. ենթակայական, անձնաւորական, անձնական:

Hypotenúse հայփօթինի՛ուս գ. Հակուղիղ (գիծ):

Hypóthesis հիփօ՛թհիսիս գ. Ենթադրութիւն. վարկած:

Hypothétic, Hypothétical հայփօթհէ՛թիք, հայփօթհէ՛թիքըլ ած. Ենթադրական, ըստ կարծեաց:

Hypothétically հայփօթհէ՛թիքըլլի մ. Ենթադրաբար, ենթադրութեամբ:

Hy'ssop հի՛սսըփ կամ հա՛յսըփ գ. Զոպայ, մշտիկ:

Hystéric, Hystérical հիսթէ՛րիք, հիսթէ՛րիքըլ ած. Արգանդի (կնոջ ախտ կամ ցաւ):

Hystérics հիսթէ՛րիքս գ. Արգանդացաւ:

Hythe հայթհ գ. Տես Hithe.

I

I այ Ի և ԱՅ: Իններորդ և ձայնաւոր տառ այբուբենից Անգղիացւոց. երբեմն հնչի այ երկար, յուէտ 'ի բառս որ յանգին 'ի e, զոր օրինակ՝ fine, ֆայն. thine, թհայն: Եւ երբեմն է սուղ, զոր օրինակ՝ sin, սին. thin, թհին: Նախադաս տառիս e, հնչի իբր կրկին է, զոր օրինակ՝ field, ֆիյլտ. yield, յիյլտ. բայց 'ի բառս friend, որ հնչի ֆրէնտ: Ընդ ձայնաւորացս a և e, ևս և ընդ o, երկար հնչի իբրև գիրս յ, զոր օրինակ՝ fail, ֆէյլ. neigh, նէյ. oil, օյլ կմ օյիլ. coin, գօյն կամ գօյին:

I այ. դեր. Ես, ես ինքն:

I, մ. Այո:

Iámbic այէ՛մպիք գ. Մեծավերջ ոտանաւոր:

Iatroléptic էթրօլէ՛փթիք ած. Որ բժշկէ օծմամբ:

Ice այս գ. Սառն, սառամանիք. շաքար վանի: To break the ice, խորտակել ըզսառն, ճանապարհ բանալ, փորձ փորձել զառաջինն:

To Ice, բ, ն. Սառուցանել, 'ի սառն փոխարկել. պատել եփեալ շաքարաւ:

I'cehouse այսհաուս գ. Սառնարան:

Ichneúmon իքնիու՛մըն գ. Հիլոս:

Ichneumonfly' իքնիումընֆլա՛յ գ. Պիծակնիչ:

Ichnógraphy իքնօ՛կրէֆի գ. Ջևագրութիւն կամ գծագրութիւն շինուածոյ:

I'chor ա՛յքօր գ. Ծինծուկ արեան, շարաւ, արիւն շարաւալից:

I'chorous ա՛յքօրըս ած. Նման ծինծկի արեան, շարաւահիւթ, շարաւալից:

Ichthyólogy իքթհիօ՛լըճի գ. Ձկնաբանութ̄:

Ichthyóphagy իքթհիօ՛ֆէճի գ. Ձկնակերութիւն:

I'cicle ա՛յսիքըլ գ. Պաղ սառնեաց, սառն կախեալ:

I'ciness ա՛յսինէս գ. Սառնութիւն:

I'con ա՛յքըն գ. Պատկեր, նկար, ձև, նըմանութիւն, կնիք, կերպարան:

Icónoclast այքօ՛նօքլէսթ գ. Խորտակիչ պատկերաց, պատկերամարտ:

Iconólogy այքօնօ՛լըճի գ. Պատկերաբանութիւն:

Ictérical իքթէ՛րիքըլ ած. Դալկացեալ, ախտացեալ դալկամբ. օգտակար կամ առողջարար դալկան:

I'cy ա՛յսի ած. Սառնապատ, սառուցեալ, ցրտասառոյց, սառնամանի, սառնամանեաց. ցուրտ, ցրտագին:

I'd այտ. Համառօտութիւն I would բառից: Տես to Will, ուիլ:

Idéa այտի՛ա գ. Իդէա, գաղափար, պատկեր իրաց. միտք, խորհուրդք, երևակայութ̄:

Idéal այտի՛ըլ ած. Գաղափարական, մըտաւոր, մտացածին, երևակայական:

Idéalize այտի՛ըլայզ բ, ն. Կերպարանել, նկարել 'ի միտս:

Idéally այտի՛ըլլի մ. Երևակայութեամբ, 'ի գաղափարի մտաց, 'ի միտս:

Idéntic, Idéntical այտէ՛նթիք, այտէ՛նթիքըլ ած. Նոյն, իրական, իսկակից, նոյնօրինակ:

Idéntity այտէ՛նթիթի գ. Նոյնութիւն:

Ides այտզ գ. Իդոսք (ամսոց Հռոմայեցւոց):

Idiócrasy իտիօ՛քրէսի գ. Կարողութիւն անձին, յատկութիւն բնութեան:

Idiocrátical իտիօքրէ՛թիքըլ ած. Յատուկ, սեպհական, բնիկ, ընդաբոյս:

I'diocy ի՛տիօսի գ. Անուսումնութ̄, ապիտութիւն, անմարութիւն:

I'diom ի՛տիըմ գ. Սեպհական կամ բնիկ բարբառ, յատկութիւն լեզուի:

Idiomátic, Idiomátical իտիօմէ՛թիք, իտիօ-

մէդիէլ ած. Սեպհական լեզուի կամ բար_բառոյ երկրին:

Idiópathy իտիօփէթի գ. Ախտ սեպհա_կան իւրաքանչիւր անդամոյ, ինքնակրու_թիւն:

Idiosy'ncrasy իտիօսինքրէսի գ. Սեպհա_կան յատկութիւն, ընդաբոյս զօրութիւն, բոյս բարուց:

I'diot իտիըտ գ. Անուս, անուսումն, ապէտ, տխմար գալրութեան:

I'diotism իտիըտիզմ գ. Յատուկ եղանակ կամ ոճ խօսից, ռամկախօսութիւն, ոճ ռամկաց. ապուշութիւն, անուսումնութիւն:

I'dle այտըլ ած. Դատարկ, դատարկա_կեաց, պարապորդ, հեղգ, ծոյլ, անփոյթ, դանդաղ, վատ. ունայն, անպիտան, չնչին:

To I'dle, բ, չ. Կալ պարապորդ կամ ան_գործ, յօրանալ 'ի դատարկութեան, յու_լանալ, ժամանակն անցանել 'ի ունայնս:

Idleheáded այտըլհէտէտ ած. Յիմար, ան_միտ, նանրախորհուրդ, զառանցեալ, ան_կեալ 'ի մտաց:

I'dleness այտըլնէս գ. Դատարկութիւն, պարապորդութիւն, անգործութիւն. հեղ_գութիւն, զանցառութիւն. անպիտանու_թիւն, նանրութիւն, ընդունայնութիւն. անմտութիւն, անխմաստութիւն:

I'dler այտլըր գ. Անգործ, պարապորդ, դատարկասուն:

I'dly այտլի մ. Դատարկութեամբ, հեղ_գութբ, յանհօգս. յանհօգունս, 'ի զուր, 'ի նանիր. վարկպարազի, անխորհուրդ:

I'dol այտըլ գ. Կուռք, պատկերք կռոց, դիք, դրօշեալք, դարշելիք, մնոտիք. պատ_կեր, նմանութիւն. սիրելի յոյժ, պաշտելի:

Idólater այտօլէթըր գ. Կռապարիշտ, կռապաշտ, դիցապաշտ:

To Idólatrize այտօլէթրայզ բ, ն. Պաշտել զկուռս, երկիր պագանել կռոց:

Idólatrous այտօլէթրըս ած. Կռապաշտա_կան, կռոց, հեթանոսական:

Idólatrously այտօլէթրըսլի մ. Կռապաշ_տութեամբ, ըստ դիցապաշտ մոլորութե:

Idólatry այտօլէթրի գ. Կռապաշտութե, պաշտօն դից: [պաշտ:

I'dolist այտըլիստ գ. Կռապաշտ, դիցա_

To I'dolize այտըլայզ բ, ն. Պաշտել, կա_րի յոյժ սիրել, մոլել 'ի սէր:

Idóneous այտօնիըս ած. Յարմար, պատ_շաճ, վայելուչ, 'ի դէպ. բաւական, ըն_տիր, յաջողակ, արժանաւոր:

I'dyl այտիլ գ. Համառօտ քերթուած հովուերգական: [ւեց, այտինըն:

I. E, Դնին փոխանակ լատին Id est բա_

If իֆ շ. Եթէ, թէ. արդեօք, թէ ար_դեօք. թէպէտ, թէպէտև, թէ և:

I'faith! իֆէյթ մբ. Վա՜յ, վա՜յ վա՜յ:

I'gneous իկնիըս ած. Հրեղէն, հրային, հրաբուն, հրածին:

Ignípotent իկնիփօթէնթ ած. Հրապետ:

I'gnis fátuus իկնիս ֆէչուըս գ. Հուր շրջմոլիկ:

To I'gnite իկնայթ բ, ն. Հրացուցանել, վառել, հրաշէկ գործել:

Ignítion իկնիշըն գ. Հրացուցանելն, ար_տաշիկութիւն:

Ignítible իկնայթիպըլ ած. Վառելի:

Ignívomous իկնիվըմըս ած. Հրաբուղխ:

Ignóble իկնօպըլ ած. Վատազգի, վատա_տոհմիկ, աննշան, անարգ, գձուձ:

Ignóbly իկնօպլի մ. Անարգաբար, նուաս_տութեամբ, գձձութեամբ:

Ignomínious իկնօմինիըս ած. Անարգ, նա_խատական, վատանուն, խայտառակ, ա_մօթալից:

Ignomíniously իկնօմինիըսլի մ. Նախա_տանօք, խայտառակութբ, անարգաբար:

I'gnominy իկնօմինի գ. Նախատինք, ա_նարգութիւն, խայտառակութիւն, ամօթ, վատահամբաւութիւն:

Ignorámus իկնօրէմըս գ. Անտաւգութե դատի (ըստ երդուեալից). ապէտ կամ տխմար ոք:

I'gnorance իկնօրէնս գ. Տգիտութիւն, անուսումնութիւն. անգիտութիւն, մոլո_րութիւն:

I'gnorant իկնօրէնթ ած. Տգէտ, անուս, տխմար. անգէտ, անծանօթ, անտեղեակ. անյայտ, ծածկեալ:

I'gnorant, գ. Տգէտ, տխմար, անուս:

I'gnorantly իկնօրէնթլի մ. Տգիտաբար, անմտաբար. յանգէտս, յանծանօթս:

To Ignóre իկնօր բ, ն. Տգիտանալ, ոչ գիտել:

Ignóscible իկնօսիպըլ ած. Ներելի:

Ile այլ գ. Ճեմելիք շինուածոյ:

Ile, գ. Հասկ:

Iléus իլիըս գ. Խիթ աղեաց:

I'lex այլէքս գ. Սաղոյ:

I'liac իլիէք ած. Զստի, աղեր: — passion, փին ընդ բերանն գալ:

Ill իլ ած. Չար, վնասակար, ապակա_նիչ, դժնեայ. անառողջ, հիւանդ, խօթ, տխտացեալ. չարաբուեստ, չարինաց. ձա_խող:

Ill, գ. Չար, չարութիւն, չարիք, ապա_կանութիւն, վատթարութիւն. աղէտք, տառապանք, ձախողութիւն:

Ill, մ. Չարաչար. դժուարաւ. ձախո_ղակի, 'ի թիւր միտս:

Ill, Ի բաղդութիւնս բառից նշանակէ զվատթարութիւն վիճակին, զոր օրինակ.

Ill-affected, չարամիտ, չարակամ։ Ill-luck, դժբաղդութիւն, թշուառութիւն, ձախորդութիւն։ Ill-shaped, չարաշուք, տգեղ։ Ill-will, չարակամութիւն, ոխ։ Ill-favoured, անշնորհ, ապաշնորհ, տգեղ։ Ill-look, տգեղութիւն գլխոյ։ Ill-nature, դեգութիւն, դժնէութիւն, ժանտութիւն։ Ill-contrived, չարահնար, չարխմոյ, չարաբուեստ։ Ill-minded, չարխմոյ, չարակամ։ Ill-grounded, անհաստատ, յողդողդ, անստոյգ, անհիմն։ Ill-boding, չարագուշակ, ձախող։ Ill-fated, թշուառ, չարաբաստիկ. չարագուշակ, ձախող, մահաւիթ։ Ill-gotten, չարաչար ստացեալ, անիրաւ։ Ill-sounding, չարաձայն, դժուարալուր, անհաճոյ լսելեաց։ Ill-pleased, տհաճեալ, անգոհ։

Illáchrymable իլլէ՛քրիմէպլ ած. Անարտասուելի կամ անարտօսր, անկարեկիր։

Illápse իլլէ՛փս գ. Անկումն, մուտք, ծաւալումն. անկումն, հոսումն. յանկարծակի դէպք, պատահարք։

To Illáqueate իլլէ՛քուիէյթ բ, ն. Թակարդել, կապել, ըմբռնել, պաշարել։

Illaqueátion իլլէքուիէ՛յշըն գ. Թակարդումն, ըմբռնումն. Թակարդ, որոգայթ, լարք, կապանք։

Illátion իլլէ՛յշըն գ. Մակաբերութիւն, հետեւողութիւն։ [(չափկապ)։

Illative իլլէթիվ ած. Մակաբերական

Illáudable իլլօ՛տէպլ ած. Պարսաւելի, անարժան գովութեան։

Illáudably իլլօ՛տէպլի մ. Առանց գովութեան, պարսաւանօք։

Illégal իլլի՛կըլ ած. Ոչ օրինաւոր, ապօրէն, հակառակ օրինաց։

Illegálity իլլիկէ՛լիթի գ. Ապօրինաւորութիւն, ընդդիմութիւն օրինաց։

Illégally իլլի՛կըլլի մ. Ընդդէմ, հակառակ, արտաքոյ օրինաց։

Illégible իլլէ՛ճիպլ ած. Անընթեռնլի։

Illegítimacy իլլիճի՛թիմէսի գ. Անհարազատութիւն։

Illegítimate իլլիճի՛թիմէյթ ած. Անհարազատ, անօրէն, պոռնիկորդի։

Illegítimately իլլիճի՛թիմէյթլի մ. Անհարազատաբար, խառն անկողնովք։

Illegitimátion իլլիճիթիմէ՛յշըն գ. Անհարազատութիւն։

Illéviable իլլէ՛վիէպլ ած. Անբառնալի։

Illfávoured իլֆէ՛յվըրտ ած. Տգեղ, անշնորհ, անկարգ, խանգարեալ։

Illfávouredly իլֆէ՛յվըրտլի մ. Տգեղութեամբ. յանդգնս, խստիւ։

Illfávouredness իլֆէ՛յվըրտնէս գ. Տգեղութիւն, անվայելչութիւն։

Illíberal իլլի՛պըրըլ ած. Անազատական, ամարդի. գծուծ, ագահ, ժլատ։

Illiberálity իլլիպըրէ՛լիթի գ. Անազատականութիւն, ամարդութիւն. գծծութիւն, ագահութիւն, ժլատութիւն։

Illíberally իլլի՛պըրըլլի մ. Տմարդութեք, գեղջկօրէն, յանդատեհս։

Illícit իլլի՛սիթ ած. Անօրէն, անարժան։

To Illíghten իլլա՛յթն բ, չ. Լուսաւորել, պայծառանալ։

Illímitable իլլի՛միթէպլ ած. Անսահման, անպարագրելի, անպայման, անչափ։

Illímitably իլլի՛միթէպլի մ. Անսահմանաբար, անպայման։ [եզր։

Illímited իլլի՛միթէտ ած. Անսահման, ան-

Illímitedness իլլի՛միթէտնէս գ. Անսահմանութիւն, ընդարձակութիւն յոյժ։

Illíterate իլլի՛թըրէյթ ած. Անուս, տգէտ, առանց դպրութեան, տխմար։

Illíterateness իլլի՛թըրէյթնէս գ. Անուսումնութիւն, տգիտութիւն։

Illíterature իլլի՛թըրէթիուր գ. Անուսութիւն, տգիտութիւն։

Illness իլ՛նէս գ. Ցաւութիւն, վատթարութիւն, անպիտանութիւն. ախտ, խոթութիւն, հիւանդութիւն. չարութիւն, անկարգութիւն։

Illnáture իլնէ՛յթիուր գ. Չարակամութիւն, չարամտութիւն, անգթութիւն։

Illnátured իլնէ՛յթիուրտ ած. Չարակամ, չարագործ, ժանտ, անգգամ, չարասէր, անհաճոյն։ [անգգամութեամբ։

Illnáturedly իլնէ՛յթիուրտլի մ. Չարութեք,

Illnáturedness իլնէ՛յթիուրտնէս գ. Չարութիւն, անգգամութիւն, ժանտութիւն։

Illógical իլլօ՛ճիքըլ ած. Առանց տրամաբանութեան. ընդդէմ բանի։

Illógically իլլօ՛ճիքըլլի մ. Ընդդէմ կանոնաց տրամաբանութե կամ ուղիղ բանի։

To Illúde իլլիո՛ւտ բ, ն. Խաղ կամ ծաղր առնել, պատրել, 'ի դերեւ հանել։

To Illúme իլլիո՛ւմ բ, ն. Լուսաւորել. պայծառացուցանել։

To Illúmine իլլիո՛ւմին բ, ն. Լուսաւորել. յայտնել, բանալ. պայծառացուցանել, յօրինել, պաճուճել։

To Illúminate իլլիո՛ւմինէյթ բ, ն. Լուսաւորել, լուսատու լինել. պայծառացուցանել, շքեղազարդել. յայտնել, բանալ. գունագեղել. լուսաբանել։

Illuminátion իլլիումինէ՛յշըն գ. Լուսաւորութիւն, լոյս. ճրագավառութիւն, ճրագալոյց. լուսափայլութիւն, պայծառութիւն, գեղեցկութիւն։

Illúminative իլլիո՛ւմինէթիվ ած. Լուսաւորիչ, լուսաւորական։

Illuminátor իլլիւմինէյթըր գ. Լուսաւորիչ. որ գունագեղ զարդարէ զնկարս:

Illúsion իլլիւժըն գ. Պատիր, երևոյթ, ցնորք, խաղ, կատականք, խաբէութիւն, պատրանք:

Illúsive իլլիւսիվ ած. Պատիր, սնոտի, սուտ, պատրողական:

Illúsory իլլիւսըրի ած. Պատիր, պատրողական, սուտ, խաբեբայ:

To Illústrate իլլըսթրէյթ բ, ն. Լուսաւորել. փառաւոր կամ երևելի առնել, զարդարել. լուսաբանել:

Illustrátion իլլըսթրէյշըն գ. Լուսաբանութիւն, բացայայտութիւն:

Illústrative իլլըսթրէթիվ ած. Բացայայտիչ, լուսաբանող:

Illústratively իլլըսթրէթիվլի մ. Լուսաբանութեամբ իմն:

Illústrious իլլըսթրիըս ած. Երևելի, քաջանուն, շքեղ, փառաւոր:

Illústriously իլլըսթրիըսլի մ. Պայծառապէս, շքեղաբար:

Illústriousness իլլըսթրիըսնէս գ. Պայծառութիւն, շքեղութիւն, պերճութիւն:

I'm այմ. Համառօտութիւն I am բառից, էս եմ:

I'mage իմէճ գ. Պատկեր, նկար, արձան, քանդակ, դրօշեալ. օրինակ, նմանութիւն, տիպ. տեսիլ, կերպարան, երևոյթ. գաղափար կամ պատկեր իրաց 'ի միտս:

To I'mage, բ, ն. Նկարել 'ի միտս, երևակայել, խոկալ, զմտաւ ածել:

I'magery իմէճըրի գ. Պատկերք, նկարք, արձանք, քանդակք. տեսիլ, կերպարան, երևոյթ. ցնորք, երևակայութիւն. նկարագրութիւն:

Imáginable իմէճինէպլ ած. Երևակայելի, զոր հնար իցէ երևակայել:

Imáginant իմէճինէնթ ած. Երևակայող:

Imáginary իմէճինէրի ած. Երևակայական, մտացածին, սնոտի:

Imaginátion իմէճինէյշըն գ. Երևակայութիւն. պատկեր կամ գաղափար 'ի միտս, ըմբռնումն մտաց. մտածութիւն, խոկումն, միտք. այլանդակ մտածութի: [յական:

Imáginative իմէճինէթիվ ած. Երևակա-

To Imágine իմէճին բ, ն. Երևակայել, նկարել 'ի միտս, զմտաւ ածել. հնարել, ճարտարել:

Imáginer իմէճինըր գ. Տես Imaginant.

I'mbecile իմպիսիլ ած. Տկար, անզօր, թոյլ. ակարամիտ:

To I'mbecile, բ, ն. Տկարացուցանել:

Imbecílity իմպիսիլիթի գ. Տկարութիւն, անզօրութիւն. ապշութիւն:

To Imbíbe իմպայպ բ, չ. Ծծել, ըմպել, ձգել յինքն. առնուլ, ծրծել, ստանալ. ուսանիլ, գնել 'ի մտի:

Imbíber իմպայպըր գ. Ծծող, ձգող յինքն:

Imbibítion իմպիպիշըն գ. Ծծումն, ըմպումն, յինքն ձգումն:

To Imbítter իմպիթթըր բ, ն. Դառնացուցանել. դրդուել, զայրացուցանել:

To Imbódy իմպօտի բ, ն. Ընդխառնել, խառնել 'ի մի մարմին կամ 'ի մի զանգուած. մարմնացուցանել, թանձրացուցանել. միաւորել, հաւաքել 'ի մի. փակել, ամփոփել:

To Imbódy, բ, չ. Ընդխառնիլ, խառնիլ 'ի մի, յարիլ, միանալ:

To Imbóil իմպօյլ բ, չ. Ջեռանիլ, բորբոքիլ, եռալ:

To Imbólden իմպօլտըն բ, ն. Վստահ առնել, քաջալերել, սրտապնդել:

To Imbósom իմպուզըմ բ, ն. Ընդունել 'ի գիրկս, սիրել, գգուել: [գելուլ:

To Imbóund իմպաունտ բ, ն. Փակել, ար-

To Imbów իմպաու բ, ն. Կամարակապ կամ գմբեթաձև յօրինել, յարկել:

To Imbówer իմպաուըր բ, ն. Զողաբարձ զարդարել:

Imbówment իմպաումէնթ գ. Կամար շինուածոյ:

To Imbrángle իմպրէնկըլ բ, ն. Ըմբռնել, ունել, շաղել (իբր ոստայնաց): [տրաձև:

I'mbricated իմպրիքէթէտ ած. Կղմինտ-

Imbricátion իմպրիքէյշըն գ. Կղմինտրաձև զարդ:

To Imbrówn իմպրաուն բ, ն. Աղօտացուցանել, ստուերացուցանել, մթագնել:

To Imbrúe իմպրու բ, ն. Թրմել, թանալ, շաղել, ոռոգել, զանգել:

To Imbrúte իմպրութ բ, ն. Անասնացուցանել, փոխել յանբանութիւն:

To Imbrúte, բ, չ. Անասնանալ:

To Imbúe իմպիու բ, ն. Ներկել, ընկղմել կամ արկանել 'ի, ոռոգել. զգածել:

To Imbúrse իմպըրս բ, ն. Արկանել 'ի քսակ: [նելի:

Imitabílity իմիթէպիլիթի գ. Լինելն նմա-

I'mitable իմիթէպլ ած. Նմանելի, արժանի նմանելոյ, նախանձելի, հետևելի:

To I'mitate իմիթէյթ բ, ն. Նմանող լինել, զհետ երթալ, առնուլ օրինակ, բերել ըզնմանութիւն. նմանեցուցանել, գաղափարել, օրինակել:

Imitátion իմիթէյշըն գ. Նմանութիւն, նմանողութիւն, կերպարանակցութիւն:

I'mitative իմիթէթիվ ած. Նմանող, նմանողական. օրինակեալ:

Imitátor իմիթէյթըր գ. Նմանող, նմանողդ. օրինակող:

Immáculate իմմէքիուլէյթ ած. Անբիծ, անարատ. մաքուր, սուրբ, յստակ, ջինջ, վճիտ:

To Immánacle իմմէնէքըլ բ, ն. Արկանել 'ի շղթայս, արգելուլ 'ի բանտի:

Immáne իմմէյն ած. Անհնարին, անչափ, ահագին, մեծ յոյժ:

I'mmanent իմմէնէնթ ած. Մնայուն, ներ[քին:

Immánifest իմմէնիֆէսթ ած. Անյայտ:

Immánity իմմէնիթի գ. Գազանութիւն, վայրագութիւն, անգթութիւն:

Immarcéssible իմմարսէսսիպըլ ած. Անթառամ, անթարշամ, անապական:

Immártial իմմարշըլ ած. Ոչ մարտիկ կամ պատերազմող:

To Immásk իմմէսք բ, ն. Պատրուակել, ծածկել, այլակերպել:

Immatérial իմմէթիրիէլ ած. Աննիւթ, աննիւթական, հոգեղէն. անալէտ:

Immateriálity իմմէթիրիէլիթի գ. Աննիւթականութիւն:

Immatérially իմմէթիրիէլլի մ. Աննիւթապէս, աննիւթաբար:

Immatérialized իմմէթիրիէլայզտ ած. Աննիւթ, զատեալ 'ի նիւթոյ:

Immatérialness իմմէթիրիէլնէս գ. Աննիւթականութիւն:

Immatériate իմմէթիրիէյթ ած. Աննիւթ, աննիւթական:

Immatúre իմմէթիուր ած. Տհաս, խակ. անկատար. տարաժամ, կանխահաս, խակութ:

Immatúrely իմմէթիուրլի մ. Տարաժամ, 'ի տարաժամու, կանխագոյն:

Immatúreness, Immatúrity իմմէթիուրնէս, իմմէթիուրիթի գ. Տհասութիւն, խակութիւն, տարաժամութիւն, անլութիւն:

Immeabílity իմմիէպիլիթի գ. Զունելն զանցս կամ զգնացս:

Immeásurable իմմէժիուրէպըլ ած. Անչափ, անհուն, ընդարձակ, անբաւ, անդնդախոր:

Immeásurably իմմէժիուրէպլի մ. Յանչափս, անչափապէս, կարի յոյժ:

Immechánical իմմիքէնիքէլ ած. Անմեքենական, ոչ ըստ օրինաց մեքենականութե:

Immédiacy իմմիտիէսի գ. Ինքնիշխանութիւն (ոչ է 'ի կիր):

Immédiate իմմիտիէթ ած. Անմիջական, անընդմիջական. անընդհատ, զուգընթաց, անմիջաա:

Immédiately իմմիտիէթլի մ. Անմիջաբար, անընդմիջաբար. իսկոյն, նոյնհետայն, զուգ ընդ:

Immédiateness իմմիտիէթնէս գ. Զուգընթացութիւն, միամտականութիւն, անընդհատութիւն. անընդմիջականութիւն:

Immédicable իմմէտիքէպըլ ած. Անբժշկելի, անբոյժ, անճարակ:

Imménorable իմմէմօրէպըլ ած. Անյիշելի, անյիշատակ, անյիշատակելի:

Immemórial իմմիմօրիէլ ած. Անյիշատակ, կարի վաղնջուց:

Imménse իմմէնս ած. Անչափ, անբաւ, անհուն:

Imménsely իմմէնսլի մ. Անչափապէս, յանչափս, յանբաւս, կարի յոյժ:

Imménsity իմմէնսիթի գ. Անչափութիւն, անբաւութիւն, ընդարձակութիւն:

Immensurabílity իմմէնշիուրէպիլիթի գ. Անչափութիւն, ոչ լինելն չափելի:

Imménsurable իմմէնշիուրէպըլ ած. Անչափ, անչափելի:

To Immérge իմմըրճ բ, ն. Ընկղմել, ընկլուզանել, սուզանել:

Immérit իմմէրիթ գ. Անարժանութիւն:

Immérse իմմըրս ած. Ընկղմեալ, սուզեալ, ծածկեալ, թաղեալ:

To Immérse, բ, ն. Ընկղմել, ընկլուզանել, սուզանել, մխել 'ի:

Immérsion իմմըրշըն գ. Ընկղմումն:

Immethódical իմմիթհօտիքէլ ած. Անկարգ, շփոթ, անոճ:

Immethódically իմմիթհօտիքէլլի մ. Անկարգս, անոճ իմն:

I'mminence իմմինէնս գ. Մերձաւորութիւն վտանգի:

I'mminent իմմինէնթ ած. Մօտալուտ, մերձակայ, եկեալ հասեալ, վերահաս:

To Immíngle իմմինկըլ բ, ն. Զուգախառնել, խառնել, միաւորել:

Imminútion իմմինիուշըն գ. Նուազութիւն, զեղջումն:

Immiscibílity իմմիսսիպիլիթի գ. Անխառնութիւն:

Immíscible իմմիսսիպըլ ած. Անխառն, որ ոչ խառնի:

Immíssion իմմիշըն գ. Արձակումն, առաքումն:

To Immít իմմիթ բ, ն. Արձակել, առաքել, մուծանել:

To Immíx իմմիքս բ, ն. Խառնել:

Immíxable իմմիքսէպըլ ած. Անխառն, մաքուր, յստակ:

Immobílity իմմօպիլիթի գ. Անշարժութե:

Immóderate իմմօտէրէթ ած. Անչափ, ապաժոյժ, անկարգ, տարապայման:

Immóderately իմմօտէրէթլի մ. Յանչափս, կարի իմն, տարապայման:

Immoderátion իմմօտէրէյշըն գ. Անչափութիւն, անժուժութիւն, անկարգութիւն, առաւելութիւն:

Immódest իմմօտէսթ ած. Անհամեստ, ան-

պարկեշտ, անպատկառ, յայրատ. անխրատ, տարապայման, յանդուգն:

Immódesty իմմօ՛տէսթի գ. Անհամեստութիւն, անպարկեշտութիւն, յայրատութիւն, լրբութիւն, լկտութիւն:

To I'mmolate իմմօլէյթ բ, ն. Զոհել, զենուլ, պատարագ մատուցանել:

Immolátion իմմօլէ՛յշըն գ. Զոհ, զենումն, զոհագործութիւն, պատարագ:

Immóment իմմօ՛մէնթ ած. Անպէտ, անպիտան, մնոտի:

Immóral իմմօ՛րէլ ած. Անբարոյական. անպարկեշտ, անհամեստ, անվայել:

Immorálity իմմօրէ՛լիթի գ. Անբարոյականութիւն. անհամեստութի՛ն, անառակութի՛ն:

Immórtal իմմօ՛րթէլ ած. Անմահ, անմահական. յաւէժական, մշտնջենաւոր:

Immortálity իմմօրթէ՛լիթի գ. Անմահութիւն, յաւէժութի՛ն. անմոռաց յիշատակ, անմոռացութիւն:

To Immórtalize իմմօ՛րթէլայզ բ, ն. Անմահացուցանել, յաւէժացուցանել:

To Immórtalize, բ, չ. Անմահանալ, յաւէժանալ, թողուլ անմոռաց յիշատակ:

Immórtally իմմօ՛րթէլլի մ. Անմահաբար, անզրաւ, անվախճան, յաւիտեան:

Immóvable իմմու՛վէպըլ ած. Անշարժ, անշարժելի. անշարժ կամ կայուն (ստացուածք). հաստատուն, անյողդողդ, անդրդուելի:

Immóvably իմմու՛վէպլի մ. Անշարժաբար, անշարժ, հաստատութեամբ:

Immúnity իմմիու՛նիթի գ. Ազատութիւն, ապահարկութիւն:

Immúre իմմիու՛ր գ. Պարիսպ, շրջապատ:

To Immúre, բ, ն. Պարիսպ ածել շուրջանակի, պատել, պարսպել, շրջապատել:

Immúsical իմմիու՛զիքէլ ած. Աներաժշտական, ոչ դաշնակաւոր:

Immutabílity իմմիութէպի՛լիթի գ. Անփոփոխութիւն, անյեղլութիւն:

Immútable իմմիու՛թէպըլ ած. Անփոփոխ, անփոփոխելի, անյեղ, անյեղեղուկ, անայլայլելի, անյեղլի:

Immútably իմմիու՛թէպլի մ. Անփոփոխապէս, անփոփոխ, անյեղլապէս:

Imp իմփ գ. Ծնունդ, շառաւիղ, որդի. այս, դեւ, ոգի:

To Imp, բ, ն. Թեւս կազմել, յաւելուլ զփետուրս. թիկունք կամ զօրավիգն լինել, ամրացուցանել:

To Impáct իմփէ՛քթ բ, ն. Խտացուցանել, սեղմել, պնդացուցանել:

To Impáint իմփէ՛յնթ բ, ն. Ներկել, գունագեղ զարդարել:

Impáir իմփէ՛յր գ. Նուազութիւն, պակասութիւն, զիջումն:

To Impáir, բ, ն. Վատթարացուցանել, անպիտան առնել:

To Impáir, բ, չ. Յոռանալ, նուազել, պակասել, անպիտանանալ:

Impáirment իմփէ՛յրմէնթ գ. Նուազութի՛ն, պակասութիւն, վնաս:

Impálpable իմփէ՛լփէպըլ ած. Անշօշափ, անշօշափելի:

To Impáradise իմփէ՛րէտայս բ, ն. Դնել 'ի դրախտին փափկութեան, երանելի կամ երջանիկ առնել:

Impárity իմփէ՛րիթի գ. Անհաւասարութիւն, աննմանութիւն, անզուգութիւն:

To Impárk իմփա՛րք բ, ն. Յանկապատել:

To Impárt իմփա՛րթ բ, ն. Հաղորդել, ծանուցանել. տալ, ընծեռել, ընծայել:

Impártial իմփա՛րշէլ ած. Անկողմնասէր, անաչառ, հաւասար, արդար:

Impartiálity իմփարշիէ՛լիթի գ. Անկողմնասիրութիւն, անաչառութիւն, հաւասարութիւն, արդարութիւն:

Impártially իմփա՛րշէլլի մ. Անաչառապէս, արդարապէս:

Impártible իմփա՛րթիպըլ ած. Հաղորդելի, հաղորդական:

Impássable իմփէ՛սսէպըլ ած. Անանց, անանցանելի, անգնալի, դժուարին:

Impassibílity իմփէսսիպի՛լիթի գ. Անչարչարութիւն, անցաւութիւն:

Impássible իմփէ՛սսիպըլ ած. Անչարչար, անչարչարելի, անցաւ, անկրական:

Impássibleness իմփէ՛սսիպըլնէս գ. Անչարչարութիւն, անկրականութիւն, անախտութիւն:

Impássioned իմփէ՛շշընտ ած. Կրաւոր, ախտաւոր, ախտակիր, անկարգ:

Impássive իմփէ՛սսիվ ած. Անկիր, անախտ, անցաւ, անախտակիր:

Impásted իմփէ՛սթէտ ած. Զանգեալ:

Impátience իմփէ՛յշէնս գ. Անհամբերութիւն, անժուժութիւն, կարճմտութիւն, նեղսրտութիւն. անձուկ յոյժ:

Impátient իմփէ՛յշէնթ ած. Անհամբեր, կարճամիտ, անժոյժ, ապաժոյժ:

Impátiently իմփէ՛յշէնթլի մ. Անհամբերութեամբ, կարճմտութեամբ, սաստիկ, ուժգին, անձկանօք:

To Impátronize իմփէ՛թրօնայզ բ, ն. Տիրել, տիրապետել, գրաւել:

To Impáwn իմփօ՛ն բ, ն. Երաշխաւորել, տալ գրաւական, գրաւ արկանել:

Impéach իմփի՛չ գ. Արգել, խափանումն:

To Impéach, բ, ն. Արգելուլ, խափանել. ամբաստան լինել, չարախօսութիւն մատուցանել:

Impéachable իմփի՛չէպըլ ած. Արժանի

ամբաստանութեան, դատապարտելի, ըստ. գտանելի:

Impéacher իմփի՛չըր գ. Ամբաստան, դատախազ, չարախօս:

Impéachment իմփի՛չմէնթ գ. Արգել, խոչ, խափանումն. ամբաստանութիւն, դատախազութիւն:

To Impéarl իմփէ՛րլ բ, ն. Մարգարտաձև յօրինել, մարգարտօք զարդարել:

Impeccability իմփէքքէպի՛լիթի գ. Անմեղանչականութիւն, անմեղութիւն:

Impéccable իմփէ՛քքէպլ ած. Անմեղանչական, անմեղ:

To Impéde իմփի՛տ բ, ն. Արգելուլ, խափանել, ոտնակապել:

Impédiment իմփէ՛տիմէնթ գ. Խափան, խոչ, արգել, կապ, կապանք:

To Impél իմփէ՛լ բ, ն. Մղել, վարել, շարժել, ձգել:

Impéllent իմփէ՛լլէնթ գ. Վարիչ, մղիչ, մղող զօրութիւն:

To Impénd իմփէ՛նտ բ, չ. Կախիլ, կախեալ կալ 'ի վերայ. հասանել 'ի վերայ, վերահաս կամ մօտալուտ լինել:

Impéndent իմփէ՛նտէնթ ած. Առկախեալ յօդս. վերահաս, մօտալուտ:

Impéndence իմփէ՛նտէնս գ. Մերձաւորութիւն (վտանգի):

Impenetrability իմփէնիթրէպի՛լիթի գ. Անթափանցութիւն. անխմանալութիւն:

Impénetrable իմփէ՛նիթրէպլ ած. Անթափանցելի. անատեղիտալի, կուռ, անդծելի. անիմանալի, դժուարիմաց:

Impénetrably իմփէ՛նիթրէպլի մ. Անթափանցելի:

Impénitence, Impénitency իմփէ՛նիթէնս, իմփէ՛նիթէնսի գ. Անզղջութիւն, խստասրտութիւն:

Impénitent իմփէ՛նիթէնթ ած. Անզեղջ, անապաշաւ, խստասիրտ:

Impénitently իմփէ՛նիթէնթլի մ. Անզեղջ, անապաշաւ, խստասրտութեամբ:

Impénnous իմփէ՛ննըս ած. Անփետուր:

I'mperate իմփիրէյթ ած. Կամաւոր, ինքնակամ, տիրական:

Impérative իմփէ՛րէթիվ ած. Հրամայական (եղանակ բայից):

Impératively իմփէ՛րէթիվլի մ. Հրամայողաբար, հրամանաւ, տիրաբար:

Imperceptible իմփէրսէ՛փթիպլ ած. Անըմբռնելի, անզգալի, թեթև, նուրբ:

Imperceptibleness իմփէրսէ՛փթիպլնէս գ. Անզգալութիւն, թեթևութիւն, նրբութի:

Imperceptibly իմփէրսէ՛փթիպլի մ. Անզգալաբար, առ սակաւ սակաւ, մեղմով, աւանց իմանալոյ:

Impérfect իմփէ՛րֆէքթ ած. Անկատար, թերի, պակաս. տկար, անպիտան:

Imperféction իմփէրֆէ՛քշըն գ. Անկատարութիւն, պակասութիւն, թերութիւն:

Impérfectly իմփէ՛րֆէքթլի մ. Անկատար, թերակատար, թերի:

Impérforable իմփէ՛րֆօրէպլ ած. Անծակելի:

Impérforate իմփէ՛րֆօրէյթ ած. Անծակ:

Impérial իմփի՛րիէլ ած. Կայսերական, արքայական, իշխանական:

Impérialist իմփի՛րիէլիսթ գ. Կայսերական, յարեալ 'ի կայսր, կուսակից կայսեր:

Impérious իմփի՛րիըս ած. Գոռոզ, սէգ, խրոխտ. հզօր, իշխեցող:

Impériously իմփի՛րիըսլի մ. Խրոխտաբար, ձոխաբար, տիրաբար:

Impériousness իմփի՛րիըսնէս գ. Գոռոզութիւն, յոխորտութի, խրոխտանք, պերճութիւն, իշխեցողութիւն:

Impérishable իմփէ՛րիշէպլ ած. Անկորուստ, անեղծ:

Impérsonal իմփէ՛րսընէլ ած. Դիմազուրկ (բայ):

Impérsonally իմփէ՛րսընէլլի մ. Իբրև զդիմազուրկ:

Impersuásible իմփէրսուէ՛յզիպլ ած. Անհամոզելի, դժուարին 'ի համոզել:

Impértinence, Impértinency իմփէ՛րթինէնս, իմփէ՛րթինէնսի գ. Անպատեհութիւն, անտեղութի, սարադէպ կամ դժպատեհ ինչ. անմտութի, անօտեք, անպիտան ինչ:

Impértinent իմփէ՛րթինէնթ ած. Անպատշաճ, անպատեհ, անտեղի. անմիտ, խօլական, անպիտան. լիրբ, անզգամ:

Impértinent, գ. Ժպիրհ, անզգամ, յանդուգն, սատահակ:

Impértinently իմփէ՛րթինէնթլի մ. Դժպատեհս, անվայելուչս, յանդգնաբար, լրբաբար, անմտաբար:

Impertransibílity իմփէրթրէնսիպի՛լիթի գ. Անանցութիւն, լինելն անանցանելի:

Impérvious իմփէ՛րվիըս ած. Անանց, անթափանց. անկոխ, անմուտ, անմատոյց:

Impérviousness իմփէ՛րվիըսնէս գ. Անանցութիւն, անթափանցութիւն:

Impetíginous իմփիթի՛ճինըս ած. Որքինոտ:

I'mpetrable իմփիթրէպլ ած. Ընդունելի աղաչանօք, հեշտընկալ:

To I'mpetrate իմփիթրէյթ բ, ն. Ընդունել աղաչանօք, առնուլ զխնդրելին:

Impetrátion իմփիթրէ՛յշըն գ. Ընդունելութիւն (խնդրուածոց):

Impetuósity իմփէչուօ՛սիթի գ. Թափ, ուժգնութիւն, սաստկութիւն, բռնութի, ուժգին յարձակումն:

Impétuous իմփէ՛չուըս ած. Ուժգին, բուռն, սաստիկ, անհնարին:

Impétuously իմփէ՛չիւ-ըսլի մ. Ուժգին յարձակմամբ, սաստկապէս, ուժգնակի:

Impétuousness իմփէ՛չիւ-ըսնէս գ. Ուժգնութիւն, սաստկութիւն, բռնութիւն:

I'mpetus իմփիտըս գ. Թափ, ուժգին յարձակումն, բռնութիւն:

Impiérceable իմփիրսէպըլ ած. Անխոց:

Impiety իմփայիթի գ. Ամբարշտութիւն, անաստուածութիւն, անկրօնութիւն. անպիտութիւն. եղեռն, անօրէնութիւն:

To Impígnorate իմփիգնօրէյթ բ, ն. Գրաւ դնել կամ արկանել:

Impignorátion իմփիգնօրէշըն գ. Գրաւ:

To Impínge իմփինճ բ, չ. Հարկանիլ, բաղխիլ, յարձակիլ:

To Impínguate իմփինկուէյթ բ, ն. Գիրացուցանել, պարարել:

I'mpious իմփիըս ած. Ամբարիշտ, անկրօն, անաստուած, անզգամ:

I'mpiously իմփիըսլի մ. Ամբարշտութբ, անօրէնութեամբ, չարութեամբ:

Implacabílity իմփլէքէպիլիթի գ. Անհաշտութիւն, ոխերիմ թշնամութիւն, անհնարին ատելութիւն:

Implácable իմփլէքէպըլ ած. Անհաշտ, անողոքելի, աննուէր, անգութ, ոխերիմ, չարակամ, անհնարին:

Implácably իմփլէքէպլի մ. Անհաշտ, ոխերիմ մտօք, թշնամութեամբ:

To Implánt իմփլէնթ բ, ն. Տնկել, արկանել, տպաւորել, գրոշմել:

Implantátion իմփլէնթէշըն գ. Տնկումն, դնումն, հաստատութիւն:

Impláusible իմփլօ՛զիպըլ ած. Ոչ գովելի, անհաճոյ, որ ոչ հաճոյէ:

I'mplement իմփլիմէնթ գ. Լրումն, պէտք. անօթ, գործի, կարասի:

Implétion իմփլիշըն գ. Լրումն, լրութի, զեղումն: [պարզ:

Impléx իմփլէքս ած. Խառն, չփոթ, անպարզ:

To I'mplicate իմփլիքէյթ բ, ն. Խառնել, խառնակել, չփոթել, շաղել:

Implicátion իմփլիքէշըն գ. Խառնումն, մանուած, յարակցութիւն, պատառումն. լռելեայն իմաստ:

Implícit իմփլիսիթ ած. Խառնակեալ, պատատեալ. անորոշ, զօրութեամբ իմացեալ:

Implícitly իմփլիսիթլի մ. Անորոշակի, լռելեայն, ընդ աղօտ, անուղղակի. կից ընդ, կարգեալ ընդ, ընդ:

Implóre իմփլօր գ. Աղերս, մաղթանք:

To Implóre, բ, ն. Կարդալ յօգնութիւն. մաղթել, աղերսել, խնդրել, ողոքել:

Implórer իմփլօրըր գ. Աղերսարկու:

Implúmed իմփլիւ-մտ ած. Անփետուր, փետրաթափ:

To Imply' իմփլայ բ, ն. Պատատել, փաթութել, ծածկել, պնդել, կապել. ցուցանել, ակնարկել, յայտ առնել, խմաստասիրել:

To Impóison իմփօյզըն բ, ն. Թունաւորել. զեղակուր առնել:

Impólarily իմփօլէրիլի մ. Ըստ ոչ ուղղութեան բևեռաց երկրի:

Impólitic, Impolítical իմփօլիթիք, իմփօլիթիքըլ ած. Անքաղաքավար, անկիրթ, տըմարդի, անընտրող:

Impolítically, Impóliticly իմփօլիթիքէլլի, իմփօլիթիքլի մ. Յանզգոյշ, անհանճարաբար, գեղջկօրէն:

Impónderous իմփօնտըրըս ած. Թեթև, որ չունի ծանրութիւն զգալի:

Imporósity իմփօրօ՛սիթի գ. Չունելն ըղծակոտս, հոծութիւն, խտութիւն:

Impórous իմփօ՛րըս ած. Որ ոչ ունի ծակոտս կամ դատարկութիւն, խիտ, հոծ:

Impórt իմփօ՛րթ գ. Պիտանութի, պէտք, կարևորութիւն, օգուտ. միտք, նշանակութիւն, տեսութիւն. վաճառք կամ ինչք մուծեալք արտաքուստ 'ի քաղաքն:

To Impórt, բ, ն. Ածել, բերել, մուծանել 'ի ներքս. նշանակել, յայտ առնել, ակնարկել. յառաջ բերել. անկ կամ փոյթ լինել, հայիլ: It imports, անկ է, կարևոր է, պէտք են:

Impórtable իմփօ՛րթէպըլ ած. Անտանելի, անբերելի, սաստիկ, անհնարին:

Impórtance իմփօ՛րթէնս գ. Խմաստ, նշանակութիւն, տեսութիւն, ակնարկութի. նիւթ, պատճառ. մեծութիւն, կարևորութիւն, պիտանութիւն, յարգ, արժանիք. թախանձանք, հարկ:

Impórtant իմփօ՛րթէնթ ած. Մեծ, կարևոր, հարկաւոր, երևելի, արգոյ. սաստիկ, անհնարին. յոգնաթախանձ, կարի խիտ:

Importátion իմփօրթէշըն գ. Մուտք վաճառաց արտաքուստ 'ի քաղաքն, մուծանելն 'ի ներքս զվաճառս:

Impórter իմփօ՛րթըր գ. Որ մուծանէ 'ի ներքս կամ 'ի քաղաքն զվաճառս:

Impórtless իմփօ՛րթլէս ած. Ոչ կարևոր, որ չարժէ ինչ, անպէտ:

Impórtunate իմփօ՛րչիւ-նէյթ ած. Թախանձական, նեղիչ, ձանձրացուցիչ:

Impórtunately իմփօ՛րչիւ-նէթլի մ. Ժտութեամբ, թախանձանօք, անդադար:

Impórtunateness իմփօ՛րչիւ-նէթնէս գ. Ժըտութիւն, թախանձ:

Importúne իմփօրթիւ-ն ած. Թախանձական, պարապեցուցիչ, նեղիչ, ձանձրացուցիչ, անբերելի, տաղտկալի. տարաժամ, տարադէպ, անդէպ:

To Importúne, բ, ն. Ժտել, թախանձ արկանել, նեղել, ձանձրացուցանել:

Importúnely իմփօրթիու՛նլի մ. Անդադար, անհանգիստ. 'ի տարաժամու, տարադէպ, յանդէպս:

Importúnity իմփօրթիու՛նիթի գ. Թախանձանք, ժտութիւն:

Impóse իմփօ՛զ գ. Պատուէր, հրաման:

To Impóse, բ, ն. Դնել կամ արկանել 'ի վերայ. հրամայել, պատուիրել, հաստատել, զետեղել: To impose on, խաբել, պատրել:

Impóseable իմփօ՛զէպըլ ած. Զոր մարթ է դնել կամ արկանել 'ի վերայ: [դիր:

Impóser իմփօ՛զըր գ. Օրէնսդիր. հարկա_

Imposítion իմփօզի՛շըն գ. Դրութիւն (ձեռաց, անուան, օրինաց). հարկ, բռնութիւն, բաժ. խաբէութիւն, պատրանք. պատիժ եդեալ 'ի վերայ: – of hands, ձեռնադրութիւն: – of names, անուանադրութիւն: – of laws, օրէնսդրութիւն:

Impóssible իմփօ՛սիպըլ ած. Անկարելի, անհնարաւոր, անձեռնարկելի:

Impossibílity իմփօսիպի՛լիթի գ. Անհնարաւորութիւն, անկարութիւն:

I'mpost ի՛մփօսթ գ. Հարկ, բաժ:

Impósts իմփօ՛սթս գ. Կամարակալ կամ պատուանդան կամարաց և դրանց:

To Impósthumate իմփօ՛սթիումէյթ բ, չ. Պալարանալ, խաղաւարտիլ:

To Impósthumate, բ, ն. Պալարացուցանել, խաղաւարտ գործել:

Imposthumátion իմփօսթիումէ՛շըն գ. Պալար, խաղաւարտ:

Impósthume իմփօ՛սթիում գ. Պալար, խաղաւարտ: [րիչ:

Impóstor իմփօ՛սթըր գ. Խաբեբայ, պատ_

Impósture իմփօ՛սչիուր գ. Խաբէութիւն, դաւաճանութիւն, մոլորութիւն, զրպարտութիւն:

I'mpotence, I'mpotency ի՛մփօթէնս, ի՛մփօթէնսի գ. Անկարութիւն, տկարութիւն. սանձարձակութիւն, բռնութիւն. անկարողութիւն ('ի զաւակագործել):

I'mpotent ի՛մփօթէնթ ած. Անկար, անզօր. հիւանդ, ախտաժէտ, խեղ, գօսացեալ. անզուսպ, բուռն. անկարող ('ի զաւակագործութիւն):

I'mpotently ի՛մփօթէնթլի մ. Առանց ուժոյ կամ զօրութեան, տկարութեամբ:

To Impóund իմփա՛ունտ բ, ն. Արկանել 'ի լճակ կամ 'ի փարախ, ունել, փակել:

Imprácticable իմփրէ՛քթիքէպըլ ած. Անգործածելի, դժուարին, անհնարին. խիստ, անհամբոյր, անսաստ. անանց:

Imprácticableness իմփրէ՛քթիքէպըլնէս գ. Դժուարութիւն, անկարութիւն. խստութիւն, ստամբակութիւն:

To I'mprecate ի՛մփրիքէյթ բ, ն. Չարիս մաղթել, անիծանել:

Imprecátion իմփրիքէ՛շըն գ. Անէծք, չարամաղթութիւն:

I'mprecatory ի՛մփրիքէթըրի ած. Անիծական, չարամաղթ, անիծակուռ:

Imprégnable իմփրէ՛կնէպըլ ած. Անառիկ, անմատոյց, անմարտնչելի. անշարժ, հաստատուն, անդրդուելի:

Imprégnably իմփրէ՛կնէպլի մ. Անառիկ, անմարտնչելի լինն, քաջ:

To Imprégnate իմփրէ՛կնէյթ բ, ն. Յղացուցանել. լնուլ, պատարուն առնել, տոգորել:

Impregnátion իմփրէկնէ՛շըն գ. Յղութի. պատարումն, տոգորումն:

Imprejúdicate իմփրիճիու՛տիքէյթ ած. Ոչ դրաւեալ, անաչառ:

Impreparátion իմփրէփէրէ՛շըն գ. Անպատրաստութիւն:

Impréss իմփրէ՛ս գ. Պատկեր, կնիք, տիպ, դրոշմ. տպաւորութիւն. հարկ, բռնութի, հարստահարութիւն:

To Impréss, բ, ն. Տպաւորել, կնքել, դրոշմել. տարրացուցանել. ստիպել, բռնադատել, հարկաւորել:

Impréssible իմփրէ՛սիպըլ ած. Տպաւորելի:

Impréssion իմփրէ՛շըն գ. Տպաւորութի. կնիք, դրոշմ. տպաւորութի 'ի միտս, պատկեր մտաց. ներգործութիւն, ազդուածի. յարձակումն, ուժգնութիւն. տպագրութի:

Impréssure իմփրէ՛շիուր գ. Տիպ, տպաւորութիւն, կնիք, դրոշմ:

To Imprínt իմփրի՛նթ բ, ն. Դրոշմել, կնքել. տպել, տպագրել. տպաւորել, հաստատել կամ տարրացուցանել 'ի միտս:

To Impríson իմփրի՛զըն բ, ն. Բանտել, արկանել 'ի բանտ. արգելուլ, փակել, ունել:

Imprísonment իմփրի՛զընմէնթ գ. Բանտարկութի, կալանաւորութի, բանդ, կապանք:

Improbabílity իմփրօպէպի՛լիթի գ. Անհաւանականութիւն:

Impróbable իմփրօ՛պէպըլ ած. Անհաւանական, անհաւատալի, աննման:

Impróbably իմփրօ՛պէպլի մ. Անհաւանականաբար, անհիմն:

To I'mprobate ի՛մփրօպէյթ բ, ն. Ոչ հաւանել, ոչ ընդունել, մերժել, անարգել:

Improbátion իմփրօպէ՛շըն գ. Անհաւանութիւն, մերժումն, հերքումն, արհամարհութիւն:

Impróbity իմփրօ՛պիթի գ. Չարութիւն, վատթարութիւն, անիրաւութիւն, ապիրատութիւն:

To Improlíficate իմփրօլի՛ֆիքէյթ բ, ն. Բեղմնաւորել:

Impróper իմփրօ՛փըր ած. Անյատուկ, անյարմար, անպատկան, սխալ:

Impróperly իմփրօ՛փըրլի մ. Սխալաբար, յանդէպս, ոչ ուղիղ:

To Imprópriate իմփրօ՛փրիէյթ բ, ն. Սեպհականել անձին, իւրացուցանել, անձին ընծայել կամ վերագրել. տալ 'ի ձեռս աշխարհականաց զժառանգութի եկեղեցւոյ:

Impropriátion իմփրօփրիէ՛յշըն գ. Գրաւումն կամ յափշտակութիւն ընչից եկեղեցւոյ:

Impropriátor իմփրօփրիէ՛յթըր գ. Աշխարհական ժառանգաւոր կամ գրաւող ընչից եկեղեցւոյ:

Impropríety իմփրօփրա՛յիթի գ. Անյատկութիւն, անտեղութիւն, անպատշաճութիւն, անյարմարութիւն:

Imprósperous իմփրօ՛սփըրըս ած. Անյաջող, ձախող, թշուառ:

Imprósperously իմփրօ՛սփըրըսլի մ. Անյաջողութեամբ, ձախողակի, վայրապար:

Impróvable իմփրու՛վէպըլ ած. Ուղղելի կամ ընծայելի յառաջադէմ 'ի լաւ անդր:

Impróvableness իմփրու՛վէպըլնէս գ. Ուղղութիւն կամ յառաջադիմութիւն 'ի լաւ անդր:

Impróvably իմփրու՛վէպլի մ. Ուղղութե իմն 'ի լաւ անդր, լաւ ևս:

To Impróve իմփրու՛վ բ, ն. Յառաջադէմ ընծայել 'ի լաւ անդր, կատարելագործել, ուղղել, զարգացուցանել. ոչ հաւանիլ, անարգել, մերժել:

To Impróve, բ, չ. Յառաջադէմ լինել 'ի բարին, զարգանալ, հաստատիլ:

Impróvement իմփրու՛վմէնթ գ. Յառաջադիմութիւն 'ի լաւ անդր, զարգացումն, կատարելագործութիւն, հաստատութիւն յառողջութեան. օգուտ, շինութիւն, շահ:

Impróver իմփրու՛վըր գ. Որ յառաջադէմ ընծայէ 'ի լաւ անդր, որ ուղղէ կամ կատարելագործէ. պարարտացուցիչ. զարգարիչ:

Improvíded իմփրօվա՛յտէտ ած. Անակնկալ, յանկարծահաս. անզգոյշ, անպատրաստ:

Impróvidence իմփրօ՛վիտէնս գ. Անյառաջատեսութիւն, անզգուշութիւն, անխոհեմութիւն:

Impróvident իմփրօ՛վիտէնթ ած. Անյառաջատես, անհոգ, անզգոյշ:

Impróvidently իմփրօ՛վիտէնթլի մ. Յանպատրաստից, յանհոգս, յանզգոյշս, անխոհեմաբար:

Improvísion իմփրօվի՛ժըն գ. Անպատրաստութիւն, անզգուշութիւն, անտեսութի:

Imprúdence իմփրու՛տէնս գ. Անխոհեմութիւն, անիմաստութիւն, անզգուշութիւն, հեղգութիւն:

Imprúdent իմփրու՛տէնթ ած. Անխոհեմ, անըմբռնող, անհանճար, անզգոյշ:

I'mpudence, I'mpudency ի՛մփիուտէնս, ի՛մփիուտէնսի գ. Անամօթութիւն, լրբութի, ժպրհութիւն:

I'mpudent ի՛մփիուտէնթ ած. Անամօթ, յայրատ, լիրբ, անպատկառ, անզգամ, ապառում:

I'mpudently ի՛մփիուտէնթլի մ. Անամօթաբար, լրբաբար, անպատկառ:

To Impúgn իմփի՛ուն բ, ն. Հակառակիլ, դիմամարտիլ, ընդդէմ զինիլ, հերքել, մերժել:

Impúgner իմփի՛ունըր գ. Հակառակորդ, ախոյեան, դիմամարտ:

Impuíssance իմփիուի՛սէնս գ. Անկարութիւն, տկարութիւն:

I'mpulse ի՛մփըլս գ. Մղումն, դրդումն, դրդիռ. ազդեցութիւն, շարժումն, տպաւորութիւն, ներգործութի. յարձակումն, հակառակութիւն:

Impúlsion իմփը՛լշըն գ. Մղումն, մղողութիւն. ազդեցութիւն, տպաւորութիւն:

Impúlsive իմփը՛լսիվ ած. Մղողական, մղիչ, դրդիչ, շարժիչ:

Impúnity իմփի՛ունիթի գ. Անպատժութիւն, ազատութիւն 'ի պատժոյ:

Impúre իմփի՛ուր ած. Անմաքուր, զաղիր, աղտեղի, պիղծ, պագշոտ, անհամեստ. խառնակ, անսուրբ, գարշելի:

Impúrely իմփի՛ուրլի մ. Անմաքրապէս, գարշութեամբ:

Impúreness, Impúrity իմփի՛ուրնէս, իմփի՛ուրիթի գ. Անմաքրութիւն, զաղրութի, պղծութիւն, աղտեղութիւն, գարշութի. պագշոտութիւն:

To Impúrple իմփը՛րփըլ բ, ն. Ներկել 'ի գոյն ծիրանւոյ:

Impútable իմփի՛ութէպըլ ած. Վերագրելի, ընծայելի, համարելի. ստգտանելի, պարսաւելի:

Impútableness իմփի՛ութէպըլնէս գ. Լինելն արժանի ստգտանաց կամ մեղադրութեան:

Imputátion իմփիութէ՛յշըն գ. Մեղադրանք, ստգտանք, բամբանք, ամբաստանութիւն. համարումն, կարծիք. ձայն, լուր, համբաւ:

Impútative իմփի՛ութէթիվ ած. Ամբաստանական, մեղադրութեան:

To Impúte իմփի՛ութ բ, ն. Համարել, ընծայել, վերագրել. ստգտանել, մեղադրել, զրպարտել:

Impúter իմփի՛ութըր գ. Զրպարտիչ, մեղադիր, պարսաւադէտ, ամբաստան. որ համարի կամ վերագրէ:

In *ին․ նիւ․* ի, յ, 'ի մէջ, 'ի ներքս․ առ․ ընդ․ 'ի ձեռն․ 'ի վերայ․ վասն։ In that, զի, քանզի, որովհետեւ։ In as much, քանզի, որովհետեւ։

In, *Տ․* ի մէջ, 'ի ներքս․ յորում․ շալեալ, կապեալ․ ընդ, մերձ, առընթեր։

In, Մասնիկ բացասական, յորում առաւ n նախադաս տառիցս r և l, փոխի 'ի r և 'ի l, զոր օրինակ՝ irregular, illative, որք ունելին լինել inregular և inlative.

Inabílity *ինէպիլիթի* գ․ Անբաւականութիւն, անկարողութիւն, տկարութիւն։

Inábstinence *ինէպսթինէնս* գ․ Անժուժկալութիւն, զեղխութիւն, անյագ ցանկութիւն։

Inaccéssible *ինէքսէսիպըլ* ած․ Անմատոյց, անմատչելի, անհաս։

Ináccuracy *ինէքքիուրէսի* գ․ Անճշդութիւն, թերութիւն։

Ináccurate *ինէքքիուրէյթ* ած․ Ոչ ճիշդ, ոչ անվթար, թերի։

Ináction *ինէքշըն* գ․ Դադարումն յաննելոյ, անգործութիւն, դատարկութիւն։

Ináctive *ինէքթիվ* ած․ Անգործ, դատարկ, պարապորդ, հեղգ, անփոյթ։

Ináctively *ինէքթիվլի* *Տ․* Դատարկութեամբ, հեղգութեամբ, անգործ։

Inactívity *ինէքթիվիթի* գ․ Անգործութիւն, պարապորդութիւն, հեղգութիւն, ղիւրութիւն։

Inádequate *ինէտիքուէյթ* ած․ Անհաւասար, անհամեմատ, կիսամասնեայ, թերի։

Inádequately *ինէտիքուէյթլի* *Տ․* Անհաւասարապէս, անհամեմատ, թերի։

Inadvértence, Inadvértency *ինէտվըրթէնս*, *ինէտվըրթէնսի* գ․ Անզգուշութիւն, անզգաստութիւն, անմտադրութիւն։

Inadvértent *ինէտվըրթէնթ* ած․ Անզգոյշ, անհոգ, անխոհեմ։

Inadvértently *ինէտվըրթէնթլի* *Տ․* Անզգուշաբար, յանզգոյշս, անմտաբար։

Inálienable *ինէյլիէնէպըլ* ած․ Զոր չէ օրէն օտարացուցանել կամ տալ ումեք։

Inaliméntal *ինէլիմէնթըլ* ած․ Անսնունդ, անսննդաբար։

Inamíssible *ինէմիսիպըլ* ած․ Անկորուստ, անկորստական։

Ináne *ինէյն* ած․ Դատարկ, ունայն, թափուր․ դատարկութիւն։

Inánimate, Inánimated *ինէնիմէյթ*, *ինէնիմէյթէտ* ած․ Անհոգի, անշունչ, անկենդան։

To Inánimate, *բ*, *ն*․ Արատաւորել, քաջալերել, գրգռել։

Inanítion *ինէնիշըն* գ․ Դատարկութիւն, ունայնութիւն։

Inánity *ինէնիթի* գ․ Դատարկութիւն, ունայնութիւն, դատարկ տեղի։

Ináppetency *ինէփփիթէնսի* գ․ Անախորժութիւն, յափրութիւն, չունելն ախորժակ։

Inápplicable *ինէփփլիքէպըլ* ած․ Անգործածելի, անպատշաճ։

Inapplicabílity *ինէփփլիքէպիլիթի* գ․ Անգործածութիւն, անպիտանութիւն։

Inapplicátion *ինէփփլիքէյշըն* գ․ Պարապորդութիւն, հեղգութիւն, դատարկակեցութիւն։

Inárable *ինէրէպըլ* ած․ Անհերկելի, անվար, անգործ, անարօրադիր։

To Inárch *ինարչ* *բ*, *ն*․ Պատուաստել։

Inartículate *ինարթիքիուլէյթ* ած․ Անյօդ, անորոշ, անարտասանելի։

Inartículately *ինարթիքիուլէյթլի* *Տ․* Անյօդ, անորոշաբար։

Inartículateness *ինարթիքիուլէյթնէս* գ․ Անյօդաւորութիւն, չփոխ կամ անորոշ արտասանութիւն։

Inartifícial *ինարթիֆիշըլ* ած․ Անարուեստ, բնական, անպաճոյճ։

Inartifícially *ինարթիֆիշըլլի* *Տ․* Անարուեստաբար։

Inatténtion *ինէթթէնշըն* գ․ Անմտադրութիւն, անհոգութիւն, հեղգութիւն, անզգուշութիւն։

Inatténtive *ինէթթէնթիվ* ած․ Անմտադիր, անհոգ, անզգոյշ։

Ináudible *ինօտիպըլ* ած․ Անլուր, դժուարալուր, անձայն։

To Inaúgurate *ինօկիուրէյթ* *բ*, *ն*․ Նուիրել, կարգել․ ընարել հանդիսիւ, հաշակել, հանդիսացուցանել։

Inaugurátion *ինօկիուրէյշըն* գ․ Նաւակատիք, հանդէս թագադրութեան, և այլն։

Inaurátion *ինօրէյշըն* գ․ Ոսկեզօծք, ոսկեզօծութիւն։

Inauspícious *ինօսփիշըս* ած․ Չարագուշակ, ձախող, թշուառ, անյաջող։

Inbéing *ինպիյինկ* գ․ Յարելութիւն, միութիւն, անքակ միաւորութիւն, հաղորդութիւն։

I'nborn *ինպօրն* ած․ Բնածին, ընդածին, ընդաբոյս, բնիկ, բնական։

Inbréathed *ինպրիթհտ* ած․ Շնչեալ, ազդեալ, ներքին։

I'nbred *ինպրէտ* ած․ Բնիկ, բնական, ընդաբոյս, բնածին, ընդածին, ներքին։

To Incáge *ինքէյճ* *բ*, *ն*․ Արկանել 'ի վանդակ կամ 'ի գաւազեղ, փակել 'ի ներքս, արգելուլ։

Incaléscence, Incaléscency *ինքէլէսէնս*, *ինքէլէսէնսի* գ․ Մեղմիկ ջեռումն, ներքին ջերմութիւն։

Incantátion *ինքէնթէյշըն* գ․ Դիւթութիւն, թովչութիւն, հմայք։

Incántatory *ինքէնթէթըրի* ած․ Դիւթական, կախարդական, թովիչ։

To Incánton ինքէնթըն բ. ն. Միաւորել ընդ այլում նահանգի, յարել 'ի նահանգ։

Incapabílity, Incápableness ինքէյփէպիլիթի, ինքէյփէպլնէս գ. Անընդունակութիւն, անյարմարութիւն, անբաւականութիւն։

Incápable ինքէյփէպլ ած. Անընդունակ, անբաւական, անյարմար, անկարող. անձեռնհաս. նեղ, անձուկ։

Incapácious ինքէփէյշըս ած. Նեղ, անձուկ, կարճամիտ։

Incapáciousness ինքէփէյշըսնէս գ. Նեղութիւն, անձկութիւն, կարճութիւն։

To Incapácitate ինքէփէսիթէյթ բ. ն. Անընդունակ կամ անբաւական առնել, տկարացուցանել։

Incapácity ինքէփէսիթի գ. Անընդունակութիւն, անյարմարութիւն, անբաւականութիւն, անկարութիւն։

To Incárcerate ինքարսէրէյթ բ. ն. Ի բանտ արկանել. փակել 'ի ներքս, արգելուլ։

Incarcerátion ինքարսէրէյշըն գ. Բանտարկութիւն, բանտարգելութիւն։

To Incárn ինքարն բ. չ. Աճիլ մսոյ մարմնոյն, բժշկիլ կամ կցիլ վիրաց։

To Incárnadine ինքարնէտայն բ. ն. Կարմրերփեան կամ վարդագոյն ներկել։

Incárnate ինքարնէյթ ած. Մարմնացեալ, մարդացեալ, մարմին զգեցեալ, մարմնաւոր։

To Incárnate, բ. ն. Մարմին զգեցուցանել, մարմնացուցանել։

Incarnátion ինքարնէյշըն գ. Մարդեղութիւն, մարմնաւորութի. աճումն մսոյ մարմնոյն, կցումն վիրաց։

Incárnative ինքարնէթիվ գ. Դեղ աճեցուցիչ մսոյ կամ բուժիչ վիրաց։

To Incáse ինքէյս բ. ն. Պատել, զրուագել, ծածկել։

Incaútious ինքօշըս ած. Անզգոյշ, անխոհեմ, անպատրաստ։

Incaútiously ինքօշըսլի մ. Անզգուշաբար, յանզգոյշս, անխորհրդաբար։

Incéndiary ինսէնտիէրի գ. Հրձիգ, հրդեհարկու. խռովարար, ապստամբեցուցիչ։

I'ncence ինսէնս գ. Խունկ։

To I'ncense, բ. ն. Խնկել, խնկարկել։

To Incénce ինսէնս բ. ն. Գրգռել, զայրացուցանել, բորբոքել, վառել։

Incénsement ինսէնսմէնթ գ. Զայրոյթ, սրտմտութիւն, բարկութիւն։

Incénsion ինսէնշըն գ. Տապ, ջերմութի, եռանդն, բորբոքումն։

Incénsor ինսէնսըր գ. Բորբոքիչ, զայրացուցիչ, գրգռիչ։

Incénsory ինսէնսըրի գ. Բուրվառ։

Incéntive ինսէնթիվ գ. Լուցկիք, զըր. գխռ., առիթ, նիւթ։

Incéntive, ած. Գրգռիչ, զարթուցիչ, մղիչ, բորբոքիչ։

Incéption ինսէփշըն գ. Սկիզբն, սկզբնաւորութիւն։

Incéptive ինսէփթիվ ած. Սկզբնաւոր, սկսանողական։ [բակ։

Incéptor ինսէփթըր գ. Սկսանող, համ-

Incerátion ինսիրէյշըն գ. Պատումն կամ օծումն մոմով։

Incértitude ինսըրթիթիուտ գ. Անստուգութիւն, երկբայութիւն։

Incéssant ինսէսէնթ ած. Անդուլ, անդադար, անընդհատ։

Incéssantly ինսէսէնթլի մ. Անդուլ, անդադար, անընդհատ, ցանգ, միշտ։

I'ncest ինսէսթ գ. Ազգապղծութի, մծղնէութիւն։

Incéstuous ինսէսչուըս ած. Ազգապիղծ, մծղնեայ։

Incéstuously ինսէսչուըսլի մ. Մծղնէութեամբ, ազգապղծութեամբ։

Inch ինչ գ. Մատն, մատնաչափ, բթաչափ (2, 54 հրդմետր). սակաւ կամ խուն ինչ. դէպ ժամ։

To Inch, բ. ն. Մատամբ կամ սակաւ սակաւ քարշել. խնայել, ճշգելով տալ։

To Inch, բ. չ. Սակաւ սակաւ յառաջել կամ յետս դառնալ։

I'nched ինչթ ած. Մատնաչափ, ըստ չափու մատին։

I'nchmeal ինչմիլ գ. Մատնաչափ ինչ։

To I'nchoate ինքօէթ բ. ն. Սկսանել, սկզբնաւորել, սկիզբն առնել։

Inchoátion ինքօէյշըն գ. Սկիզբն, սկզբնաւորութիւն, սկսուած։

I'nchoative ինքօէթիվ ած. Սկզբնական, սկզբնաւոր։

To Incíde ինսայտ բ. ն. Հատանել, կըտրել, անջատել, բաժանել։

I'ncidence, I'ncidency ինսիտէնս, ինսիտէնսի գ. Անկումն կամ զիմողութի (գծի). դէպք, պատահումն։

I'ncident ինսիտէնթ գ. Դիպուած, պատահումն։ [պաց։

I'ncident, ած. Պատահական, ըստ դի-

Incidéntal ինսիտէնթէլ ած. Պատահական, դիպուածական, հարեւանցի։

Incidéntally, I'ncidently ինսիտէնթէլլի, ինսիտէնթլի մ. Ըստ պատահման, ըստ դիպաց, հարեւանցի։

To Incínerate ինսինէրէյթ բ. ն. Աճիւնացուցանել, յաճիւն դարձուցանել։

Incinerátion ինսինէրէյշըն գ. Աճիւնացուցումն։

Incircumspéction ինսըրքըմսփէքշըն գ. Անզգուշութիւն։

Incísed ինսայզտ ած. Հատեալ, կտրեալ:

Incísion ինսիժըն գ. Հատումն, կտրումն, Հերձումն, անջատումն:

Incísive ինսայսիվ ած. Հատու, հատա_նող, հատանողական:

Incísor ինսայզըր գ. Հատանող. առաջա_կողմեան ատամն:

Incísory ինսայզըրի ած. Հատու, հատա_նողական:

Incísure ինսիժիուր գ. Հատուած, վէր, պատառուած:

Incitátion ինսիթէշըն գ. Գրգիռ, գըր_գռումն, առիթ, պատճառ:

To Incíte ինսայթ ը, ն. Գրգռել, դրդել, յորդորել, բորբոքել, շարժել:

Incítement ինսայթմընթ գ. Գրգիռ, գըր_գռումն, առիթ, պատճառ, յորդոր:

Incívil ինսիվիլ ած. Անքաղաքավար, բիրտ, ամարդի, ռամկ, խոշոր:

Incivílity ինսիվիլիթի գ. Անքաղաքավա_րութիւն, բրտութիւն, ամարդութիւն:

Inclémency ինքլէմընսի գ. Անգթութիւն, խստութիւն, դժնդակութիւն:

Inclément ինքլէմընթ ած. Անգութ, խիստ, դժնդակ, դաժանաշունչ:

Inclínable ինքլայնէպլ ած. Դիւրամէտ, յօժար, յօժարական. հակեալ, միտեալ, խոնարհեալ, հակամիտեալ:

Inclinátion ինքլինէշըն գ. Հակումն, խո_նարումն, խոնարհումն. հակամիտութիւն, յօժարութիւն, բերումն, ախորժակ, ընա_ւորութիւն. զննումն, զառումն:

Inclínatory ինքլինէթըրի ած. Հակողա_կան, միտողական, ձգողական:

Inclínatorily ինքլինէթըրիլի մ. Հակմամբ, խոտորնակի:

To Inclíne ինքլայն ը, չ. Հակիլ, խոնար_հիլ. միտել, հակամիտել, յօժարիլ, բերիլ, ձգիլ:

To Inclíne, ը, ն. Հակել, խոնարհեցու_ցանել, կորացուցանել. ձգել, յօժարեցու_ցանել:

To Inclíp ինքլիփ ը, ն. Ունել, ըմբռնել, փակել, պատել, պարունակել:

To Inclóister ինքլօյսթըր ը, ն. Փակել 'ի վանս, գնել 'ի մենաստանի:

To Inclóud ինքլաուտ ը, ն. Պատել ամ_պով, սաւերացուցանել, մթացուցանել:

To Inclúde ինքլիուտ ը, ն. Պատել, պար_փակել. պարունակել, բովանդակել:

Inclúsive ինքլիուսիվ ած. Պարունակա_կան, պարփակիչ. փակառութեամբ:

Inclúsively ինքլիուսիվլի մ. Փակառու_թեամբ, նովաւ հանդերձ:

Incoágulable ինքօէկիուլէպլ ած. Անխառ_նալի, անմակարդելի:

Incoexístence ինքօէկզիսթընս գ. Ոչ գոլն 'ի միասին, անհամագոյակցութիւն:

Incóg, Incógnito ինքօկ, ինքօկնիթօ մ. Ծանծանօթս, ծպտեալ, յայլակերպս:

Incógitancy ինքօճիթէնսի գ. Անխորհըր_դութիւն, անուշադրութիւն:

Incógitative ինքօճիթէթիվ ած. Անխոր_հուրդ, անմտածու:

Incohérence, Incohérency ինքօհիրընս, ինքօհիրընսի գ. Անմիաբանութիւն, անյար_մարութիւն:

Incohérent ինքօհիրընթ ած. Անյար, ան_կից, անբաղաղդիք, անմիաբան:

Incohérently ինքօհիրընթլի մ. Անբաղա_պէս, անբաղաղդիք, անմիաբան:

Incolúmity ինքօլիումիթի գ. Անվնասու_թիւն, անարատութիւն, ամբողջութիւն:

Incombustibílity ինքօմպըսթիպիլիթի գ. Անկիզութիւն, անծախութիւն:

Incombústible ինքօմպըսթիպլ ած. Անկեզ, անծախ, անկիզանելի:

Incombústibleness ինքօմպըսթիպլնէս գ. Անկիզութիւն, անծախութիւն:

Íncome ինքըմ գ. Եկամուտք, մուտք:

Incommensurabílity ինքօմմէնշիուրէպի_լիթի գ. Անչափակցութիւն:

Incomménsurable ինքօմմէնշիուրէպլ ած. Անչափակից (թիւ կամ քանակութիւն):

Incomménsurate ինքօմմէնշիուրէյթ ած. Անչափակից:

To Incómmodate, to Incommóde ինքօմ_մօտէյթ, ինքօմմօտ ը, ն. Անհանգիստ առնել, աշխատութիւն հասուցանել, նեղել, ձան_ձրացուցանել:

Incommódious ինքօմմօտիըս ած. Անհան_գիստ, նեղիչ, ձանձրալի, դժնդակ:

Incommódiously ինքօմմօտիըսլի մ. Ան_հանգստութեամբ, նեղութբ, դժուարաւ:

Incommódiousness ինքօմմօտիըսնէս գ. Անհանգստութիւն, նեղութիւն:

Incommódity ինքօմմօտիթի գ. Անհանգըս_տութիւն, վիշտ, նեղութիւն, տառապանք, տաղտուկ:

Incommunicabílity ինքօմմիունիքէպիլիթի գ. Անհաղորդութիւն, անհաղորդականու_թիւն:

Incommúnicable ինքօմմիունիքէպլ ած. Ան_հաղորդ, անհաղորդական, անճառելի, ան_պատմելի, առանձին:

Incommúnicably ինքօմմիունիքէպլի մ. Ան_հաղորդաբար, առանձին իմն:

Incommúnicating ինքօմմիունիքէթինկ ած. Անհաղորդ, անբաժ, անբաժին:

Incompáct, Incompácted ինքօմփէքթ, ին_քօմփէքթէտ ած. Անյար, անկից, ոչ սերտ:

Incómparable ինքօմփէրէպլ ած. Անհա_

մեմատ, անբաղդատ, անզուգական, աննման, չնաշխարհիկ:

Incómparably ինքօ՛մփէրէպըլի մ. Անհամեմատաբար, անբաղդատ առաւելութեամբ, անդր քան զնմանութիւն, մեծապէս:

Incompássionate ինքօմփէ՛շընէյթ ած. Անկարեկից, անգութ, անողորմ:

Incompatibílity ինքօմփէթիպի՛լիթի գ. Անմիաբանականութիւն, ներհակութիւն, ներհականութիւն, հակակրութիւն:

Incompátible ինքօմփէ՛թիպըլ ած. Անմիաբանական, ներհակակիր, հակառակ, անլծորդելի, չհամազգի:

Incompátibly ինքօմփէ՛թիպլի մ. Ներհակաբար, օտար 'ի միմեանց:

Incómpetency ինքօ՛մփիթէնսի գ. Անկարութիւն, անբաւականութիւն, անյարմարութիւն:

Incómpetent ինքօ՛մփիթէնթ ած. Անճահ, անբաւական, անյարմար, անհամեմատ, անդէպ, անվաւեր, ապօրինաւոր, որ ոչ ունի իրաւունս կամ իշխանութիւն:

Incómpetently ինքօ՛մփիթէնթլի մ. Անվայելչաբար, անպատշաճ, ըստ ոչ օրինաց, ըստ ոչ արժանեաց:

Incompléte ինքօմփլի՛թ ած. Անլրացեալ, անկատար, թերի, նուազ:

Incompléteness ինքօմփլի՛թնէս գ. Թերութիւն, նուազութիւն, պակասութիւն:

Incomplíance ինքօմփլա՛յէնս գ. Հեստութիւն, հակառակութիւն. դժկամակութի, տհաճութիւն:

Incompósed ինքօմփօ՛զտ ած. Անկարգ, շփոթ, խառնիխուռն, անվայելուչ:

Incompossibílity ինքօմփօսսիպի՛լիթի գ. Անմիաբանականութիւն, ներհակութիւն:

Incompóssible ինքօմփօ՛սսիպըլ ած. Անմիաբանական, ներհական, ներհակակիր:

Incomprehensibílity ինքօմփրիհէնսիպի՛լիթի գ. Անհասութիւն, անպարագրութիւն:

Incomprehénsible ինքօմփրիհէ՛նսիպըլ ած. Անհաս, անբովանդակելի, անիմանալի, անճառելի:

Incomprehénsibleness ինքօմփրիհէ՛նսիպըլնէս գ. Անհասութիւն:

Incomprehénsibly ինքօմփրիհէ՛նսիպլի մ. Անհասաբար, անհասութեամբ:

Incompréssible ինքօմփրէ՛սսիպըլ ած. Անճնշելի:

Incompressibílity ինքօմփրէսսիպի՛լիթի գ. Անճնշելութիւն:

Inconcéalable ինքօնսի՛լէպըլ ած. Անթաքչելի, անծածկելի:

Inconcéivable ինքօնսի՛վէպըլ ած. Անիմանալի, անհաս:

Inconcéivably ինքօնսի՛վէպլի մ. Անհասաբար, անդր քան զմիտս:

Inconcéptible ինքօնսէ՛փթիպըլ ած. Անհասանելի, անիմանալի:

Inconclúdent ինքօնքլիու՛տէնթ ած. Որ ոչ ինչ տայ փաստս, մնափ, վայրապար:

Inconclúsive ինքօնքլիու՛սիվ ած. Անպատճառաւոր, վայրապար, անստոյգ:

Inconclúsively ինքօնքլիու՛սիվլի մ. Առանց ինչ որոշելոյ կամ վճարելոյ, յանստոյգս:

Inconclúsiveness ինքօնքլիու՛սիվնէս գ. Անստուգութիւն, անորոշութիւն:

Inconcóct, Inconcocted ինքօնքօ՛քթ, ինքօնքօ՛քթէտ ած. Տհաս, խակ. անեփ, անմարս, տհալ:

Inconcóction ինքօնքօ՛քշըն գ. Անմարսութիւն, անեփութիւն. տհասութիւն, խակութիւն:

Inconcúrring ինքօնքը՛ռրինկ ած. Անզուգընթաց, անմիաբան:

Incóndite ինքօ՛նտայթ ած. Անկարգ, անսեթեւեթ, անհեթեթ, խառնիխուռն:

Incondítional ինքօնտի՛շընըլ ած. Անպայման, անկապար, բացարձակ, ազատ:

Incondítionate ինքօնտի՛շընէյթ ած. Ազատ, բացարձակ, ինքնակամ:

Inconfórmity ինքօնֆօ՛րմիթի գ. Անհամաձայնութիւն, անմիաբանութի ընդ այլոց:

Inconfúsion ինքօնֆիու՛ժըն գ. Անշփոթութիւն, անխառնութիւն, զանազանութիւն, որոշումն:

Incóngruence ինքօ՛նկրուէնս գ. Անյարմարութիւն, անմիաբանութիւն:

Incongrúity ինքօնկրու՛իթի գ. Անյարմարութիւն, անպատշաճութիւն, անհամեմատութիւն:

Incóngruous ինքօ՛նկրուըս ած. Անպատկան, անյարմար, անհամեմատ, տարադէպ, անտեղի, անհեթեթ:

Incóngruously ինքօ՛նկրուըսլի մ. Անյարմարաբար, տարադէպս, յանդէպս:

Inconnéxedly ինքօննէ՛քսէտլի մ. Առանց ինչ կապակցութեան կամ վերաբերութե:

Incónscionable ինքօ՛նշընէպըլ ած. Անխիղճ, առանց խղճի մտաց, անդէտ:

Incónsequence ինքօ՛նսիքուէնս գ. Անհետեւութիւն, անյարմարութիւն:

Incónsequent ինքօ՛նսիքուէնթ ած. Անհետեւակ, անյարմար, ոչ ուղիղ, թիւր:

Inconsíderable ինքօնսի՛տէրէպըլ ած. Անարգ, նուաստ, արհամարհեալ, նուազ, չնչին, փանաքի, գուզնաքեայ:

Inconsíderableness ինքօնսի՛տէրէպըլնէս գ. Նուաստութիւն, անարգութիւն, անպիտանութիւն, թեթեւութիւն:

Inconsíderate ինքօնսի՛տէրէյթ ած. Անմըտադիր, անզգոյշ. անհոգ, անփոյթ:

Inconsíderately ինքօնսի՛տէրէյթլի մ. Անմտածութեամբ, անխորհրդաբար, յանզգոյշս, վայրապար, յանդգնօրէն:

Inconsíderateness ինքօնսի՛տէրէյթնէս գ. Անմտածութիւն, անխոհեմութիւն:

Inconsiderátion ինքօնսիտէրէ՛յշըն գ. Անմտածութիւն, թեթեւամտութիւն, անխոհեմութիւն, յանդգնութիւն:

Inconsístence, Inconsístency ինքօնսի՛սթէնս, ինքօնսի՛սթէնսի գ. Անմիասնականութիւն, ներհականութիւն. անմիաբանութիւն, անյարմարութիւն, անհամեմատութիւն. անտեղութիւն, անպատշաճութի. անհաստատութիւն, յողդողդութիւն, փոփոխականութիւն:

Inconsístent ինքօնսի՛սթէնթ ած. Անմիասնական, անյարմար, անմիաբան, անհամեմատ, հակառակ, անտեղի, անդէպ. անհաստատ, զաղփաղփուն:

Inconsístently ինքօնսի՛սթէնթլի մ. Յանդէպս, վայրապար, ընդհակառակն:

Inconsísting ինքօնսի՛սթին ած. Անմիասնական, ընդդէմ, հակառակ, անմիաբան:

Inconsolable ինքօ՛նսօլէպլ ած. Անմխիթար, տառապեալ, տխուր:

Incónsonancy ինքօ՛նսօնէնսի գ. Անհամաձայնութիւն, անմիաբանութիւն:

Inconspícuous ինքօնսփի՛քիուըս ած. Անյայտ, աներեւոյթ, աներեւակ:

Incónstancy ինքօ՛նսթէնսի գ. Անհաստատութիւն, փոփոխականութիւն. յեղամտութիւն. յեղյեղումն, փոփոխութիւն, այլայլութիւն:

Incónstant ինքօ՛նսթէնթ ած. Անհաստատ, յողդողդ, յեղյեղուկ, փոփոխամիտ, փոփոխական:

Inconsúmable ինքօնսիւ՛մէպլ ած. Անծախ, անմաշելի, անապառ:

Inconsúmptible ինքօնսը՛մթիպլ ած. Անծախ, անապառ:

Incontéstable ինքօնթէ՛սթէպլ ած. Անշուշտ, աներկբայ, առանց հակառակութե:

Incontéstably ինքօնթէ՛սթէպլի մ. Առանց ամենայն հակառակութեան, աներկբայաբար, անշուշտ:

Incontíguous ինքօնթի՛կիուըս ած. Անյար, անկից, որոշ 'ի միմեանց:

Incóntinence, Incóntinency ինքօ՛նթինէնս, ինքօ՛նթինէնսի գ. Անժուժութիւն, անառակութիւն:

Incóntinent ինքօ՛նթինէնթ ած. Անժոյժ, անժուժկալ, անսանձ, անառակ, ցոփ:

Incóntinently ինքօ՛նթինէնթլի մ. Անառակաբար. նոյնհետայն, անդէն եւ անդ:

Incontrovértible ինքօնթրօվէ՛րթիպլ ած. Անշուշտ, անհակառակաբար:

Incontrovértibly ինքօնթրօվէ՛րթիպլի մ. Անշուշտ, աներկբայաբար, յայտնապէս:

Inconvénience, Inconvéniency ինքօնվի՛նիէնս, ինքօնվի՛նիէնսի գ. Անպատշաճութիւն, անպատեհութիւն, անվայելչութի, անկարգութիւն, անտեղութիւն. աշխատութիւն, դժուարութիւն, խոչ:

Inconvénient ինքօնվի՛նիէնթ ած. Անօգուտ, դժուարին. անդէպ, անպատշաճ:

Inconvéniently ինքօնվի՛նիէնթլի մ. Անպատշաճապէս, դժպատեհս, անվայելուչս. յանդէպս, 'ի տարաժամու:

Inconvérsable ինքօնվէ՛րսէպլ ած. Անկենցաղավարելի, անընկերական, անհամբոյր, վայրագ, մարդատեաց:

Inconvértible ինքօնվէ՛րթիպլ ած. Անդարձ, անյեղլի, անփոփոխ. յամառ:

Inconvíncible ինքօնվի՛նսիպլ ած. Անյաղթելի, անպարտելի:

Inconvíncibly ինքօնվի՛նսիպլի մ. Յամառութեամբ, առանց անսալոյ կամ տեղի տալոյ իրաւանց:

Incóny ինքօ՛նի ած. Գեղջուկ, անարուեստ, ապէշ:

Incórporal ինքօ՛րփօրէլ ած. Անմարմին, աննիւթ:

Incorporálity ինքօրփօրէ՛լիթի գ. Անմարմնութիւն, աննիւթականութիւն:

Incórporally ինքօ՛րփօրէլլի մ. Անմարմնաբար, աննիւթապէս:

Incórporate ինքօ՛րփօրէյթ ած. Անմարմին, անմարմնական:

To Incórporate, բ, ն. Ընդխառնել, խառնել 'ի մի մարմին կամ 'ի մի զանգուած. յօդել, միաւորել. ժողովել 'ի մի, համահաւաքել. բաղադրել. տարրացուցանել:

To Incórporate, բ, չ. Ընդխառնիլ. յարիլ, միաւորիլ, տարրանալ:

Incorporátion ինքօրփօրէ՛յշըն գ. Ընդխառնութիւն, խառնումն. միաւորութի, միաբանութիւն, հաւաքումն 'ի մի մարմին, ընկերութիւն:

Incorpóreal ինքօրփօ՛րիէլ ած. Անմարմին, անմարմնական, աննիւթ:

Incorpóreally ինքօրփօ՛րիէլլի ած. Անմարմնաբար, աննիւթապէս:

Incorporéity ինքօրփօրի՛յիթի գ. Անմարմնութիւն, աննիւթականութիւն:

To Incórpse ինքօ՛րփս բ, ն. Միաւորել, խառնել, զօդել:

Incorréct ինքօրրէ՛քթ ած. Ոչ ուղղեալ, լի վրիպանօք, թերուղիղ:

Incorréctly ինքօրրէ՛քթլի մ. Վրիպանօք, թիւր, ոչ ուղիղ:

Incorréctness ինքօրրէ՛քթնէս գ. Թերութիւն, վրիպակ, սխալանք, անուղղութի:

Incórrigible ինքօ՛րրիճիպըլ ած. Անուղղայ, անխրատ. անդարմանելի, անհնարին:

Incórrigibleness ինքօ՛րրիճիպըլնէս գ. Բարք անուղղայ, անխրատութիւն, անսաստութիւն:

Incórrigibly ինքօ՛րրիճիպլի մ. Անխրատաբար, անպղպակս, անսաստ:

Incorrúpt, Incorrúpted ինքօռրը՛բթ, ինքօռրը՛բթէտ ած. Անարատ, արդար, ամբիծ, անկաշառ, անաչառ:

Incorruptibílity ինքօռրըբթիպիլիթի գ. Անապականութիւն, անեղծութիւն, անփտութիւն:

Incorrúptible ինքօռրը՛բթըպըլ ած. Անապական, անեղծ, անփուտ:

Incorrúption ինքօռրը՛բշըն գ. Անապականութիւն, անեղծութիւն:

Incorrúptness ինքօռրը՛բթնէս գ. Անեղծութիւն, ամբծութիւն, անարատութիւն. անապականութիւն:

To Incrássate ինքրէ՛ասէյթ բ, ն. Թանձրացուցանել:

Incrassátion ինքրէասէ՛յշըն գ. Թանձրացումն, թանձրութիւն:

Incrássative ինքրէ՛ասէթիվ ած. Թանձրացուցիչ:

Incréase ինքրի՛ս գ. Աճումն, առաւելութիւն, մեծութիւն. յաւելումն. արդիւնք, արդասիք, բարգաւաճումն. ծնունդ, սերունդ:

To Incréase, բ, ն. Աճեցուցանել, առաւելուլ, մեծացուցանել, բարգաւաճեցուցանել:

To Incréase, բ, չ. Աճել, առաւելուլ, մեծանալ, զարգանալ, առատանալ:

Increáser ինքրի՛սըր գ. Աճեցուցիչ:

Increáted ինքրիէ՛յթէտ ած. Անստեղծ, անեղ, անեղական:

Incredibílity ինքրէտիպի՛լիթի գ. Անհաւատալութիւն:

Incrédible ինքրէ՛տիպըլ ած. Անհաւատալի, դժուարահաւատ:

Incrédibleness ինքրէ՛տիպըլնէս գ. Անհաւատալութիւն:

Incrédibly ինքրէ՛տիպլի մ. Անհաւատալի իմն, մեծապէս:

Incredúlity ինքրէտիու՛լիթի գ. Անհաւատութիւն:

Incrédulous ինքրէ՛տիուլըս ած. Անհաւատ, անհաւան:

Incrédulousness ինքրէ՛տիուլըսնէս գ. Անհաւատութիւն, անհաւանութիւն:

Incrémable ինքրէ՛մէպըլ ած. Անծախ, անկիզելի:

I'ncrement ի՛նքրիմէնթ գ. Աճումն, առաւելութիւն, առատութիւն, յորդութիւն. մեծութիւն, յաւելումն. բուսումն, աճելութիւն:

To I'ncrepate ի՛նքրիփէյթ բ, ն. Կշտամբել, սաստել, յանդիմանել:

Increpátion ինքրիփէ՛յշըն գ. Կշտամբանք, սաստ, յանդիմանութիւն:

To Incrúst, Incrústate ինքրը՛սթ, ինքրը՛սթէյթ բ, ն. Պատել, ծածկել, զրուագել:

Incrustátion ինքրըսթէ՛յշըն գ. Պատեան, ծածկոյթ, զրուագ:

To I'ncubate ի՛նքիուպէյթ բ, չ. Թխսել, ածել զձուս:

Incubátion ինքիուպէ՛յշըն գ. Թխսումն, ածումն ձուոց:

I'ncubus ի՛նքիուպըս գ. Մղձաւանջ:

To Incúlcate ինքը՛լքէյթ բ, ն. Յեղյեղել զբանս, սաստ կրկնել:

Inculcátion ինքըլքէ՛յշըն գ. Սաստ յեղյեղումն կամ կրկնումն բանից, ակնդադոյն ազդարարութիւն:

Incúlpable ինքը՛լփէպըլ ած. Անպարտ, անմեղադրելի, անպարսաւ:

Incúlpably ինքը՛լփէպլի մ. Անպարտ, առանց մեղադրութեան:

Incúlt ինքը՛լթ ած. Անգործ, կորդ, ամայի, խոպանացեալ:

Incúmbency ինքը՛մպէնսի գ. Յանձնարարութիւն, գործ, պաշտօն. Թոշակառուն:

Incúmbent ինքը՛մպէնթ գ. Պաշտօնատար Թոշակառու:

Incúmbent, ած. Վերանստեալ, բազմեալ՝ ի վերայ. պատուիրեալ, հրամայեալ:

To Incúmber ինքը՛մպըր բ, ն. Արգելուլ, խափանել:

To Incúr ինքը՛ր բ, ն. Անկանիլ ընդ պատժովք կամ ընդ կշտամբանօք. անկանիլ ընդ ակամբ կամ ընդ զգայութեամբ:

Incurabílity ինքիուրէպի՛լիթի գ. Անբուժութիւն, անհնարաւորութիւն:

Incúrable ինքիու՛րէպըլ ած. Անբժշկելի, անդարման, անհնարաւոր:

Incúrableness ինքիու՛րէպըլնէս գ. Անբուժութիւն, անդարմանութիւն:

Incúrably ինքիու՛րէպլի մ. Անդարման, առանց բժշկութեան, յանհնարինս:

Incúrious ինքիու՛րիըս ած. Անհետաքրքիր, անհոգ, անփոյթ:

Incúrsion ինքը՛րշըն գ. Անկումն, սխալանք. արշաւանք, ասպատակութիւն:

To Incúrvate ինքը՛րվէյթ բ, ն. Կորացուցանել, Թեքել:

Incurvátion ինքըրվէ՛յշըն գ. Թեքումն. կորացումն, կորութիւն. խոնարհումն:

Incúrvity ինքը՛րվիթի գ. Կորութիւն, Թեքութիւն:

To I'ndagate ի՛նտէկէյթ բ, ն. Հետազօտել, խուզել, որոնել:

Indagátion ինտէկէ՛յշըն գ. Հետազօտութիւն, հետամտութիւն, խոյզ, խնդիր:

Indagátor ինտէկէ՛թըր գ. Հետազօտ, խուզարկու, մանրաքննիչ։

To Indárt ինտա՛րթ բ, ն. Ձգել, արկանել (զաչս)։

To Indébt ինտէ՛թ բ, ն. Արկանել ընդ պարտեօք. պարտաւորել, պարտական առնել։

Indébted ինտէ՛թըտէտ ած. Պարտական, պարտաւոր, երախտապարտ։

Indécency ինտի՛սընսի գ. Անվայելչութիւն, անպատշաճութիւն, պակասութիւն։

Indécent ինտի՛սընթ ած. Անվայելուչ, անպատշաճ, անհամեստ։

Indécently ինտի՛սընթլի մ. Անվայելուչս, դժպատեհս։

Indecíduous ինտիսի՛տիուըս ած. Անթափ, մշտադալար, անթառամ։

Indeclínable ինտիքլա՛յնէպլ ած. Անհոլով (անուն)։

Indecórous ինտիքօ՛րըս ած. Անվայելուչ, անպատշաճ, անհեթեթ, անդէպ։

Indecórum ինտիքօ՛րըմ գ. Անպատշաճութիւն, ամօթ, նախատինք։

Indéed ինտի՛տ մ. Յիրաւի, արդարեւ, անշուշտ, և կարի քաջ։

Indefátigable ինտիֆէ՛թիկէպլ ած. Անխոնջ, անվաստակ, անպարտասելի։

Indefátigably ինտիֆէ՛թիկէպլի մ. Անխոնջ, անպարտասելի, անձանձրոյթ։

Indefectibílity ինտիֆէքթիպի՛լիթի գ. Անպակասելութիւն կամ անպակասութիւն։

Indeféctible ինտիֆէ՛քթիպլ ած. Անպակասելի, անպակաս, աննուազ։

Indeféisible ինտիֆի՛զիպլ ած. Անջնջելի, անեղծ, անդարձ։

Indefénsible ինտիֆէ՛նսիպլ ած. Անպաշտպանելի, անպատսպարան, տկար, անզօր։

Indéfinite ինտէ՛ֆինիթ ած. Անորոշ, անբացորոշ, տարտամ. անսահման։

Indéfinitely ինտէ՛ֆինիթլի մ. Անսահմանաբար, անորոշաբար, անորոշակի։

Indefínitude ինտիֆի՛նիթիուտ գ. Անսահմանութիւն, անչափութիւն։

Indelíberate, Indelíberated ինտիլի՛պըրէյթ, ինտիլի՛պըրէյթէտ ած. Անխորհրդածեալ, առանց ընտրութեան կամաց։

Indélible ինտէ՛լիպլ ած. Անջնջելի, անջինջ, անեղծ։

Indélicacy ինտէ՛լիքէսի գ. Խոշորութիւն, բրտութիւն, անվայելչութիւն, անարուեստութիւն։

Indélicate ինտէ՛լիքէյթ ած. Խոշոր, անարուեստ, գեղջուկ, անզարդ, անվայելուչ, անհեթեթ, անճոռնի։

Indemnificátion ինտէմնիֆիքէ՛յշըն գ. Անվնասութիւն. տուգանք։

To Indémnify ինտէ՛մնիֆայ բ, ն. Ազատել 'ի տուգանաց կամ 'ի վնասուց. վճարել զտուգանսն. պահել անվնաս։

Indémnity ինտէ՛մնիթի գ. Անվնասութիւն, ազատութիւն 'ի տուգանաց։

Indént ինտէ՛նթ գ. Ատամնաձեւ հատուած։

To Indént, բ, ն. Ատամնաձեւ յօրինել կամ գործել։

To Indént, բ, չ. Սակ արկանել, դաշնադիր լինել։

Indentátion ինտէնթէ՛յշըն գ. Ատամնաձեւ հատուած կամ գիծ։

Indénture ինտէ՛նչիուր գ. Դաշն, դաշնադրութիւն, սակարկութիւն։

Indepéndence, Indepéndency ինտիփէ՛նտէնս, ինտիփէ՛նտէնսի գ. Անկախութիւն, ազատութիւն, ինքնիշխանութիւն։

Indepéndent ինտիփէ՛նտէնթ գ. Ինքնագլուխ, ինքնատէր, ինքնիշխան։

Indepéndent, ած. Անկախ, ինքնիշխան։

Indepéndently ինտիփէ՛նտէնթլի մ. Անկախութեամբ, ազատօրէն, ինքնիշխան։

Indesért ինտիզէ՛րթ գ. Չունելն արդեանս, անարժանութիւն։

Indésinently ինտէ՛սինէնթլի մ. Անդադար, անդուլ, անընդհատ։

Indestrúctible ինտիսթրը՛քթիպլ ած. Անխորտակելի, անփշրելի, անքակտելի։

Indetérminable ինտիթէ՛րմինէպլ ած. Անորոշելի, անորոշ։

Indetérminate ինտիթէ՛րմինէյթ ած. Անորոշ, ոչ որոշեալ կամ սահմանեալ։

Indetérminately ինտիթէ՛րմինէյթլի մ. Անորոշակի, անորոշաբար։

Indetérmined ինտիթէ՛րմինտ ած. Անբացորոշ, տարտամ, երկդիմի։

Indeterminátion ինտիթէրմինէ՛յշըն գ. Անորոշութիւն, անհաստատութիւն։

Indevótion ինտիվօ՛շըն գ. Անեռանդնութիւն, պակասութիւն եռանդեան կամ բարեպաշտութեան, գաղջութիւն։

Indevóut ինտիվա՛ուտ ած. Անջերմեռանդն, անեռանդն, անբարեպաշտ։

I'ndex ի՛նտէքս գ. Ցոյց, նշան, նշանակ. ցուցակ (ժամացուցի). ցանկ (գրոց)։

Indextérity ինտէքսթէ՛րիթի գ. Անյաջողակութիւն, անհմտութիւն, անպիտանութիւն։

I'ndian arrow-root ի՛նտիէն էրրօ-րութ գ. Արմատ ինչ բժշկական։

I'ndian cress ի՛նտիէն քրէս գ. Բոյս ինչ։

I'ndian fig ի՛նտիէն ֆիկ գ. Բոյս ինչ (հնդկաթուզ)։

I'ndian red ի՛նտիէն րէտ գ. Ազգ ինչ հանքային հողոյ։

I'ndicant ի՛նտիքէնթ ած. Ցուցանող, ցուցակ, գուշակ։

To I′ndicate ինտիքէյթ բ, ն. Ցուցանել, նշանակել, գուշակել:

Indicátion ինտիքէ՛յշըն գ. Ցոյց, նշան, ցուցակ, ցուցակութիւն, գուշակութիւն, բացայայտութիւն:

Indícative ինտի՛քէթիվ ած. Ցուցական, ցուցակ. սահմանական (եղանակ բայից):

Indícatively ինտի՛քէթիվլի մ. Ցուցմամբ, ցուցակութեամբ, յայտնապէս:

To Indíct ինտա՛յթ բ, ն. Տես to Endict կամ Endite համդերձ ածանցմամբքն:

Indíction ինտի՛քշըն գ. Յայտարարութիւն, ծանուցումն. ընդիկտիոն (թուական հընդետասան ամաց):

Indífference, Indífferency ինտի՛ֆֆէրէնս, ինտի՛ֆֆէրէնսի գ. Անտարբերութիւն, անխտրութիւն. անաչառութիւն. անհոգութիւն, հեղգութիւն. անզանազանութիւն:

Indífferent ինտի՛ֆֆէրէնթ ած. Անտարբեր, անխտիր. անհոգ, անփոյթ. անզանազան. անաչառ, արդարադատ. միջասահման, չափաւոր:

Indífferently ինտի՛ֆֆէրէնթլի մ. Անխտրաբար, անխտիր, անորոշաբար. միապէս, հաւասարապէս, անաչառապէս. չափաւորապէս, ըստ բաւականին:

I′ndigence, I′ndigency ինտիճէնս, ինտիճէնսի գ. Կարօտութիւն, կարիք, պէտք, չքաւորութիւն, աղքատութիւն:

Indígenous ինտի՛ճինըս ած. Բնակ, բնիկ, գաւառական:

I′ndigent ինտիճէնթ ած. Կարօտ, կարօտեալ, չքաւոր, աղքատ. զուրկ, անմասն, թափուր. ունայն:

Indigést, Indigésted ինտիճէ՛սթ, ինտիճէ՛սթէտ ած. Անկարգ, խառն, շփոթ, անկերպարան. անոձ, անխմոր, անյարդար. անմարս, անհալ. չարաւալից, ոչ մաքրեալ:

Indigéstible ինտիճէ՛սթիպըլ ած. Անմարսելի, անմարս, անհալ:

Indigéstion ինտիճէ՛սշըն գ. Անմարսողութիւն, դժուարամարսութիւն:

To Indígitate ինտի՛ճիթէյթ բ, ն. Մատամբ ցուցանել, նշանակել:

Indigitátion ինտիճիթէ՛յշըն գ. Մատամբ ցուցումն, ցուցումն, նշան:

Indígn ինտա՛յն ած. Անարժան. չար, դըժպատեհ, անվայելուչ:

Indígnant ինտի՛կնէնթ ած. Սրտմտեալ, զայրացեալ, խռովեալ:

Indignátion ինտիկնէ՛յշըն գ. Դժուարամտութիւն, բարկութիւն, ցասումն:

Indígnity ինտի՛կնիթի գ. Անարժանութիւն, անվայելչութիւն. նախատինք, զրկանք, անիրաւութիւն:

I′ndigo ինտիկօ գ. Լեղակ:

Indiréct ինտիրէ՛քթ ած. Ոչ ուղիղ, խոտորնական. կողմնակի. թիւր, մոլար, խոտորնակ, անիրաւ, անարդար:

Indiréction ինտիրէ՛քշըն գ. Թիւրութիւն, խոտորումն, խոտորնակութիւն:

Indiréctly ինտիրէ՛քթլի մ. Անուղղակի, կողմնակի. թիւր, խոտորնակի. յանիրաւի. ոչ ըստ արժանեաց:

Indiréctness ինտիրէ՛քթնէս գ. Խոտորնակութիւն, թիւրութիւն:

Indiscérnible ինտիզզէ՛րնիպըլ ած. Անորոշելի, անզգալի, աննշմարելի:

Indiscérnibly ինտիզզէ՛րնիպլի մ. Անորոշմթութեամբ իմն:

Indiscérptible ինտիսսէ՛րփթիպըլ ած. Անքակտելի, անլուծանելի:

Indiscerptibílity ինտիսսէրփթիպի՛լիթի գ. Անքակութիւն, սնդութիւն:

Indiscóvery ինտիսքը՛վըրի գ. Անյայտութիւն, ծածկութիւն, գաղտնութիւն:

Indiscréet ինտիսքրի՛թ ած. Անընտրող, անխոհեմ, անզգոյշ, անհանճար:

Indiscréetly ինտիսքրի՛թլի մ. Անընտրողաբար, անխորհրդաբար, անհանճարաբար:

Indiscrétion ինտիսքրէ՛շըն գ. Անընտրողութիւն, անխոհեմութիւն, անզգուշութիւն, անհանճարութիւն:

Indiscríminate ինտիսքրի՛մինէյթ ած. Անորոշ, անխտիր:

Indiscríminately ինտիսքրի՛մինէյթլի մ. Անորոշակի, անխտիր, միանգամայն:

Indispénsable ինտիսփէ՛նսէպըլ ած. Անտանօրինելի, անհրաժեշտ, կարեւոր:

Indispénsableness ինտիսփէ՛նսէպըլնէս գ. Հարկ անհրաժեշտ, կարեւորութիւն:

Indispénsably ինտիսփէ՛նսէպլի մ. Անհրաժեշտ, հարկաւ, բացարձակապէս:

To Indispóse ինտիսփօ՛զ բ, ն. Անյարմար կամ անարժան գործել. հեռացուցանել, օտարացուցանել. խանգարել, շփոթել. տըկարացուցանել, բառնալ զառողջութիւնն. տաելի առնել:

Indispósedness ինտիսփօ՛զէտնէս գ. Անյարմարութիւն, խանգարումն:

Indisposítion ինտիսփօզի՛շըն գ. Թեթեւ խօթութիւն, տկարութիւն. անտրամադրութիւն, խորշումն, չկամութիւն:

Indispútable ինտիսփի՛ութէպըլ ած. Անվիճելի, անշուշտ, աներկբայ:

Indispútableness ինտիսփի՛ութէպըլնէս գ. Ստուգութիւն, հաւաստութիւն:

Indispútably ինտիսփի՛ութէպլի մ. Աներկբայաբար, անշուշտ, հաւաստեաւ:

Indissólvable ինտիզզօ՛լվէպըլ ած. Անլուծանելի, անլոյծ, անքակտելի:

Indissolubílity ինտիսսօլիուպիլիթի գ. Անլուծութիւն, պնդութիւն, հաստատութիւն:

Indíssoluble ինտիսսօլիուպլ ած. Անլուծանելի, պինդ, հաստատուն:

Indíssolubleness ինտիսսօլիուպլնէս գ. Անքակութիւն, անլուծութիւն:

Indíssolubly ինտիսսօլիուպլի մ. Անլուծանելի, անքակ:

Indistínct ինտիսթինքթ ած. Անորոշ, շփոթ, խառն, անկարգ. մթին, աղօտ:

Indistínction ինտիսթինքշըն գ. Անորոշութիւն, շփոթութիւն, խառնակութիւն, անկարգութիւն:

Indistínctly ինտիսթինքթլի մ. Անորոշակի, խառն, շփոթ, ընդ աղօտ:

Indistínctness ինտիսթինքթնէս գ. Տ. Indistinction.

Indistúrbance ինտիսթըրպէնս գ. Անխռովութիւն, անդորրութիւն:

Indivídual ինտիվիտիուըլ ած. Անհատ, առանձին, սեպհական, եզական. անզատ, անբաժանելի:

Individuálity ինտիվիտիուէլիթի գ. Անհատականութիւն:

Indivídually ինտիվիտիուըլլի մ. Անհատաբար, առանձինն, մի ըստ միոջէ. անբաժ, անբաժանաբար:

To Indivíduate ինտիվիտիուէյթ բ, ն. Անհատացուցանել, մասնաւորել, զանազանել յայլոց:

Individuátion ինտիվիտիուէյշըն գ. Անհատութիւն, անհատականութիւն:

Individúity ինտիվիտիուիթի գ. Անհատականութիւն:

Indivínity ինտիվինիթի գ. Անաստուածութիւն, չաստուածութիւն, չունելն զաստուածական զօրութիւն:

Indivisibílity, Indivísibleness ինտիվիզիպիլիթի, ինտիվիզիպլնէս գ. Անբաժանելութիւն, անբաժանութիւն:

Indivísible ինտիվիզիպլ ած. Անբաժանելի, անբաժան, անանջատ, անզատ:

Indivísibly ինտիվիզիպլի մ. Անբաժանաբար, անանջատ, անհատաբար:

Indócible ինտօսիպլ ած. Անկրթական, անհրահանգելի:

Indócil ինտօսիլ ած. Անհրահանգելի, անընտել, անամոքելի, վայրենի, անկիրթ, անխրատ, անուղղայ:

Indocílity ինտօսիլիթի գ. Անհրահանգութիւն, անընտելութիւն, անխրատութիւն, անսաստութիւն:

To Indóctrinate ինտօքթրինէյթ բ, ն. Ուսուցանել, մարզել, կրթել:

Indoctrinátion ինտօքթրինէյշըն գ. Ուսումն, վարժութիւն, կրթութիւն:

I'ndolence, I'ndolency ինտօլէնս, ինտօլէնսի գ. Անցաւութիւն, անզգայութիւն, անկրաւորութիւն, անախտութիւն. ծուլութիւն, անփութութիւն:

I'ndolent ինտօլէնթ ած. Անցաւ, անզգայ. անհոգ, անփոյթ:

I'ndolently ինտօլէնթլի մ. Առանց ցաւոյ, անզգայաբար. յանհոգս:

To Indów ինտաու բ, ն. Օժտել, ձիրս կամ պարգևս ընծայել:

Indráught ինտրէֆթ գ. Խորշ կամ գոգ ծովու. բերան, անցք, մուտք:

To Indrénch ինտրէնչ բ, ն. Զգել, ծծել, [կլանել:

Indúbious ինտիուպիըս ած. Աներկբայ, հաւաստի, անշուշտ:

Indúbitable ինտիուպիթէպլ ած. Աներկուանալի, անտարակոյս, ստոյգ, անշուշտ, քաջայայտ:

Indúbitably ինտիուպիթէպլի մ. Աներկբայաբար, անշուշտ, հաւաստեաւ:

Indúbitate ինտիուպիթէյթ ած. Անտարակոյս, ստոյգ, յայտնի, հաւաստի:

To Indúce ինտիուս բ, ն. Ածել, ձգել, համոզել, յորդորել, հրապուրել. 'ի մէջ բերել, մուծանել. յանդիման առնել. առթել, պատճառել, առնել:

Indúcement ինտիուսմէնթ գ. Յորդոր, գրգիռ, սախալումն, պատճառ:

Indúcer ինտիուսըր գ. Համոզիչ, ձգիչ, յորդորիչ:

To Indúct ինտըքթ բ, ն. Մուծանել, առնել սովորութ. կացուցանել, նստուցանել:

Indúction ինտըքշըն գ. Մուտք. մակածութիւն. մուտք 'ի ժառանգութիւն եկեղեցւոյ:

Indúctive ինտըքթիվ ած. Ձգիչ, համոզիչ, յորդորիչ. մուծիչ, առիթ. մակածական, 'ի ձեռն մակածութեան:

To Indúe ինտիու բ, ն. Զգեցուցանել, զօրացուցանել:

To Indúlge ինտըլճ բ, ն. Հաճել, շնորհօք առնել, առնել զկամս. շնորհել, ներել, թողուլ:

To Indúlge, բ, չ. Զիջանել, հաճել, առնել զհաճոյս կամ զկամս:

Indúlgence, Indúlgency ինտըլճէնս, ինտըլճէնսի գ. Ներումն, գութ, զիջումն. շնորհք, առատաձեռնութիւն. ներողութի, թողութիւն:

Indúlgent ինտըլճէնթ ած. Ներող, ներողամիտ, գթած, քաղցրաբարոյ, դիւրահաւան. պարգևատու, առատաձեռն:

Indúlgently ինտըլճէնթլի մ. Ներելով, զիջանելով, քաղցրութեամբ:

Indúlt, Indúlto ինտըլթ, ինտըլթօ գ. Շնորհ, թոյլատուութիւն, ներումն:

To I′ndurate ինտիուրէյթ բ, չ. *Կարծրանալ, պնդանալ. խստանալ:*

To I′ndurate, բ, ն. *Կարծրացուցանել, պնդացուցանել. խստացուցանել:*

Indurátion ինտիուրէ՛յշն գ. *Կարծրացումն, կարծրութիւն. խստութիւն սրտի, յամառութիւն:*

Indústrious ինտը՛սթրիըս ած. *Ճարտար, յաջողակ. ժիր, աշխատասէր, փոյթ, գործունեայ. մտավարժ, հնարագէտ:*

Indústriously ինտը՛սթրիըսլի մ. *Ճարտարապէս, հմտաբար, արուեստիւ, ջանիւ, հնարիւք:*

I′ndustry ինտըսթրի գ. *Ճարտարութիւն, հնարագիտութիւն, հանճար, արուեստ, աշխատասիրութիւն:*

To Inébriate ինի՛պրիէյթ բ, ն. *Արբեցուցանել, արբուցանել. թմրեցուցանել:*

To Inébriate, բ, չ. *Արբենալ. թմրիլ:*

Inebriátion ինիպրիէ՛յշն գ. *Արբեցութի:*

Ineffabílity ինէֆֆէպի՛լիթի գ. *Անճառութիւն:*

Inéffable ինէ՛ֆֆէպլ ած. *Անպատմելի, անպատում, անճառ, անճառելի:*

Inéffably ինէ՛ֆֆէպլի մ. *Անճառաբար, անճառապէս:*

Inefféctive ինէֆֆէ՛քթիվ ած. *Անգործ, անզօր, զուր, անպիտան:*

Ineffèctual ինէֆֆէ՛քչիուըլ ած. *Անգործ, ակար, անզօր:*

Ineffèctually ինէֆֆէ՛քչիուըլլի մ. *Առանց ներգործութեան կամ ազդուութե, յանօգուտ, վայրապար:*

Ineffèctualness ինէֆֆէ՛քչիուըլնէս գ. *Անգործունէութիւն, ակարութիւն:*

Inefficácious ինէֆֆիքէ՛յշըս ած. *Անգործ, ակար, անզօր:*

Inéfficacy ինէ՛ֆֆիքէսի գ. *Անգործունէութիւն, անզօրութիւն, ակարութիւն:*

Inélegance, Inélegancy ինէ՛լիկէնս, ինէ՛լիկէնսի գ. *Անզարդութիւն, տգեղութիւն, անհարթութիւն, խոշորութիւն:*

Inélegant ինէ՛լիկէնթ ած. *Անվայելուչ, տգեղ. անզարդ, անպաճոյճ, անհարթ, խոշոր:*

Inéloquent ինէ՛լօքուէնթ ած. *Անճոխաբան, ոչ ճարտարաբան:*

Inépt ինէ՛փթ ած. *Անհեթեթ, անդէպ, վայրապար, անպիտան. անյարմար, անբաւական, անձեռնհաս:*

Inéptly ինէ՛փթլի մ. *Անյարմարաբար, անհեթեթս, անմտաբար:*

Inéptitude ինէ՛փթիթիուտ գ. *Անյարմարութիւն, անյարմար բնաւորութիւն:*

Inequálity ինիքուօ՛լիթի գ. *Անհաւասարութիւն. անհարթութիւն, խորտաբորտութիւն. անհանգիստութիւն, աննմանութիւն, անհամեմատութիւն. տարբերութիւն. փոփոխականութիւն, անհաստատութիւն:*

Inerrabílity ինէրրէպի՛լիթի գ. *Անմոլարութիւն, անսխալութիւն:*

Inérrable ինէ՛րրէպլ ած. *Անմոլար, անսխալ, ստոյգ, աներկեան:*

Inérrableness ինէ՛րրէպլնէս գ. *Անմոլարութիւն, անսխալութիւն:*

Inérrably, Inérringly ինէ՛րրէպլի, ինէ՛րրինկլի մ. *Անմոլար, անխոտոր, անվրէպ:*

Inért ինէ՛րթ ած. *Անգործ, հեղգ, անշարժ, դանդաղ, անպիտան:*

Inértly ինէ՛րթլի մ. *Անարուեստաբար, վատութեամբ, հեղգութբ, դանդաղանօք:*

Inescátion ինէսքէ՛յշն գ. *Որս, ըմբռնումն, հրապոյրք:*

Inéstimable ինէ՛սթիմէպլ ած. *Անգին, անկշռելի, անկշիռ, մեծահարկի:*

Inévident ինէ՛վիտէնթ ած. *Անյայտ, դաղտնի, մթին:*

Inevitabílity ինէվիթէպի՛լիթի գ. *Հարկ անհրաժեշտ:*

Inévitable ինէ՛վիթէպլ ած. *Անխորշելի, անփախչելի, անհրաժեշտ:*

Inévitably ինէ՛վիթէպլի մ. *Ի հարկէ, հարկաւ, անվրէպ, անհրաժեշտ:*

Inéxcusable ինէքսքիու՛զէպլ ած. *Անջատագովելի, առանց պատասխանի տալոյ:*

Inexcúsableness ինէքսքիու՛զէպլնէս գ. *Լինելն անպատասխանի կամ անջատագովելի:*

Inexcúsably ինէքսքիու՛զէպլի մ. *Անպատասխանի, առանց արդարանալոյ:*

Inexhálable ինէքսհէ՛յլէպլ ած. *Անցնդելի:*

Inexháusted ինէքսհօ՛սթէտ ած. *Անսպառ, աննուազ, անպակաս:*

Inexháustible ինէքսհօ՛սթիպլ ած. *Անսպառելի, անսպառ, աննուազ:*

Inexístence ինէկզի՛սթէնս գ. *Անգոյութի:*

Inexístent ինէկզի՛սթէնթ ած. *Անգոյ, անգոյակ, անէակ:*

Inéxorable ինէ՛քսօրէպլ ած. *Անողոքելի, անմեղկելի, դժուարալուր, խիստ, անհամբոյր, անաղորոյն:*

Inexpédience, Inexpédiency ինէքսփի՛տիէնս, ինէքսփի՛տիէնսի գ. *Անյարմարութիւն, անպատշաճութիւն, անպիտանութիւն:*

Inexpédient ինէքսփի՛տիէնթ ած. *Անդէպ, անյարմար, անվայելուչ, անօգուտ:*

Inexpérience ինէքսփի՛րիէնս գ. *Անհմտութիւն, անվարժութիւն, տգիտութիւն:*

Inexpérienced ինէքսփի՛րիէնստ ած. *Անփորձ, անվարժ, անհմուտ:*

Inexpért ինէքսփէ՛րթ ած. *Անփորձ, անհմուտ, անգէտ, տգէտ, անվարժ:*

Inéxpiable ինէ՛քսփիէպըլ ած. Անքաւելի, աններելի. անհաշտ, աննուէր:

Inéxpiably ինէ՛քսփիէպլի մ. Անհաշտութեամբ, սաստիկ, դժնդակաբար:

Inéxpleably ինէ՛քսփլիէպլի մ. Անյագ, անյագուրդ:

Inéxplicable ինէ՛քսփլիքէպըլ ած. Անմեկնելի, անթարգմանելի, մթին, դժուարապատում:

Inéxplicably ինէ՛քսփլիքէպլի մ. Անթարգմանաբար, 'ի վեր քան զբան, անճառապէս:

Inexpréssible ինէքսփրէ՛սիպըլ ած. Անմեկնելի, անթարգմանելի, անճառելի, անպատում:

Inexpréssibly ինէքսփրէ՛սիպլի մ. Անճառապէս, 'ի վեր քան զբան, կարի խիստ, յոյժ յոյժ:

Inexpúgnable ինէքսփը՛կնէպըլ ած. Անմարտնչելի, անառիկ, հզօր, անպարտելի:

Inextínguishable ինէքսթի՛նկուիշէպըլ ած. Անշիջանելի, անշէջ:

Inéxtricable ինէ՛քսթրիքէպըլ ած. Անճողոպրելի, անզերծ, անլուծանելի:

Inéxtricably ինէ՛քսթրիքէպլի մ. Անզերծ, անլոյծ:

To Inéye ինա՛յ բ, չ. Պատուաստել:

Infallibílity, Infállibleness ինֆէլլիպի՛լիթի, ինֆէ՛լլիպըլնէս գ. Անսխալութիւն, անմոլորութիւն, անխաբութիւն:

Infállible ինֆէ՛լլիպըլ ած. Անսխալ, անմոլար, անխաբ, ստոյգ, անվրէպ:

Infállibly ինֆէ՛լլիպլի մ. Անմոլորապէս, աներկբայաբար, անվրէպ:

To Infáme ինֆէ՛յմ բ, ն. Վատանուն առնել, վատահամբաւել:

I'nfamous ինֆէմըս ած. Վատանուն, վատահամբաւ, անուանարկ, անհամբաւ:

I'nfamously ինֆէմըսլի մ. Վատանունութեամբ, խայտառակութեամբ, չարաչար:

I'nfamousness, I'nfamy ինֆէմըսնէս, ինֆէմի գ. Վատահամբաւութիւն, անուն չար, նախատինք, անարգանք:

I'nfancy ինֆէնսի գ. Տղայութիւն, մանկութիւն, մանկական տիք. սկիզբն, սկըզբնաւորութիւն, ծագումն:

Infángthef ինֆէ՛նկթհէֆ գ. Աղատութիւն դատելոյ զգողս:

I'nfant ինֆէնթ գ. Տղայ, մանուկ. պատանի (ըստ օրինաց):

I'nfant, ած. Տղայ, մատաղ, նորահաս, մատաղատունկ:

Infánta ինֆէ՛նթէ գ. Արքայազուն դուստըր, դուստր արքային (սպանիացւոց):

Infánticide ինֆէ՛նթիսայտ գ. Տղայասպանութիւն, կոտորումն մանկանց:

I'nfantile ինֆէնթայլ ած. Տղայական:

I'nfantry ինֆէնթրի գ. Հետեւակ զօրք, հետեւակազօր, հետեւակախումբ:

Infárction ինֆա՛րքշըն գ. Խցումն, լցումն, խճողումն:

To Infátuate ինֆէ՛չիուէյթ բ, ն. Յիմարեցուցանել, ապշեցուցանել, մոլորեցուցանել:

Infatuátion ինֆէչիուէ՛յշըն գ. Յիմարութիւն, ապշութիւն, մոլորութիւն:

Infaústing ինֆօ՛սթին գ. Ձախողութիւն, չարաբաստութիւն: [անհնարին:

Inféasible ինֆի՛զիպըլ ած. Անգործելի,

To Inféct ինֆէ՛քթ բ, ն. Ապականել, խանգարել, վարակել, թունաւորել:

Inféction ինֆէ՛քշըն գ. Ապականութիւն, վարակումն, ժահահոտութիւն, ախտ տարափոխիկ:

Inféctious ինֆէ՛քշըս ած. Ապականիչ, վարակիչ, գարշահոտ, ժանտաբեր:

Inféctiously ինֆէ՛քշըսլի մ. Ապականութեամբ, սրածութեամբ:

Inféctiousness ինֆէ՛քշըսնէս գ. Ապականութիւն, սրածութիւն:

Inféctive ինֆէ՛քթիվ ած. Տարափոխիկ, ապականարար, վարակիչ:

Infecúnd ինֆէքը՛նտ գ. Անբեղուն, անարգասաւոր, անբեր, ամուլ:

Infecúndity ինֆիքը՛նտիթի գ. Անբեղնաւորութիւն, անպտղութիւն, ամլութիւն:

Infelícity ինֆիլի՛սիթի գ. Թշուառութի, աղէտք:

To Infér ինֆէ՛ր բ, ն. Մակաբերել, խմաստասիրել. բերել, առաջի առնել:

I'nference ինֆէրէնս գ. Մակաբերութի, եզրակացութիւն:

Inférible ինֆէ՛րիպըլ ած. Մակաբերելի, խմաստասիրելի, հետեւորդ:

Inferiórity ինֆիրիօ՛րիթի գ. Նուաստութիւն, ցածութիւն, ստորին վիճակ:

Infériour ինֆի՛րիըր գ. Ստորնագոյն, հըպատակ, հնազանդեալ:

Infériour, ած. Ստորնագոյն, խոնարհագոյն, նուաստագոյն. հպատակ, կըրտսեր, 'ի ներքոյ:

Inférnal ինֆէ՛րնէլ ած. Դժոխային, տարտարոսական, սանդարամետական:—stone, կիզողական քար (ըստ քիմիականաց):

Infértile ինֆէ՛րթիլ ած. Անբեր, անբեղուն, անարգասաւոր:

Infertílity ինֆէրթի՛լիթի գ. Անբեղնաւորութիւն, անպտղութիւն:

To Infést ինֆէ՛սթ բ, ն. Անհանգիստ առնել, նեղել, չարչարել, ապստամբել, հարստահարել, աւերել:

Infestívity ինֆէսթի՛վիթի գ. Տրտմութի, տխրութիւն, թախծութիւն:

Inféstred ինֆէսթրըտ ած. Հնացեալ, ապականեալ:

Infeudátion ինֆիւտէյշըն գ. Վիճակաւորութիւն:

I'nfidel ինֆիտէլ գ. Անհաւատ, այլադէն, հեթանոս:

Infidélity ինֆիտէլիթի գ. Անհաւատութիւն, թերահաւատութիւն. անհաւատարմութիւն, նենգութիւն, ուխտազանցութիւն:

I'nfinite ինֆինիթ ած. Անհուն, անբաւ, անեզր, անսպառ, անթիւ, բազում, բազմապատիկ:

I'nfinitely ինֆինիթլի մ. Յանհունս, յանբաւս, անչափ. կարի իմն. մեծապէս, յոյժ յոյժ:

I'nfiniteness ինֆինիթնէս գ. Անբաւութիւն, անչափութիւն, բազմութիւն, մեծութիւն:

Infinitésimal ինֆինիթէսիմէլ ած. Յանհունս բաժանեալ (հաշիւ):

Infínitive ինֆինիթիվ ած. Աներևոյթ (եղանակ բայից):

Infínitude ինֆինիթիւտ գ. Անբաւութիւն, բազմութիւն:

Infínity ինֆինիթի գ. Անբաւութիւն, անչափութիւն. անհամար բազմութիւն:

Infírm ինֆըրմ ած. Տկար, անզօր, խօթ, հիւանդ, ախտաժէտ. տկարամիտ, վատասիրտ. անհաստատ, զաղփաղփուն: [անել:

To Infírm, բ, ն. Տկարացուցանել, խախ-

Infírmary ինֆըրմըրի գ. Հիւանդանոց:

Infírmity ինֆըրմիթի գ. Տկարութիւն, թուլութիւն, անհաստատութիւն. թերութիւն, վրիպակ, յանցանք. խօթութիւն, ախտ, ցաւք:

Infírmness ինֆըրմնէս գ. Տկարութիւն, անհաստատութիւն:

To Infíx ինֆիքս բ, ն. Մխել, սեւեռել, մնդել, հաստատել. տպաւորացուցանել:

To Infláme ինֆլէյմ բ, ն. Վառել, բորբոքել, այրել, լուցանել. ջեռուցանել, տապացուցանել. մեծացուցանել, սաստկացուցանել. շարժել, գրգռել: [բանիլ:

To Infláme, բ, չ. Վառիլ, բորբոքիլ, ջե-

Inflámer ինֆլէյմըր գ. Վառիչ, բորբոքիչ, գրգռիչ:

Inflammabílity ինֆլէմմըպիլիթի գ. Դիւրավառութիւն:

Inflámmable ինֆլէմմըպլ ած. Դիւրավառ, վառելի:

Inflámmableness ինֆլէմմըպլնէս գ. Դիւրավառութիւն:

Inflammátion ինֆլէմմէյշըն գ. Վառումն, հրդեհումն, բորբոքումն. տապ, տապումն, ջերմութիւն. կարմրութիւն մարմնոյ. բորբոք, եռանդն:

Inflámmatory ինֆլէմմըթըրի ած. Տապացուցիչ, ջերմացուցիչ:

To Infláte ինֆլէյթ բ, ն. Ուռուցանել, պռուցանել, փքուցանել. փչել, հնչեցուցանել, հարկանել:

Inflátion ինֆլէյշըն գ. Ուռուցումն, պռուցումն, ուռոյց:

To Infléct ինֆլէքթ բ, ն. Թեքել, կրկնել. շրջել, խոտորեցուցանել. հոլովել (զանուանս). խոնարհել, լծորդել (զբայս):

Infléction ինֆլէքշըն գ. Թեքումն, խոտորումն. բեկբեկումն (ձայնի). խոնարհումն (բայից). հոլովումն (անուանց):

Infléctive ինֆլէքթիվ ած. Որ թեքէ, որ կրկնէ կամ խոնարհեցուցանէ:

Inflexibílity, Infléxibleness ինֆլէքսիպիլիթի, ինֆլէքսիպլնէս գ. Անթեքութիւն, խստութիւն, կարծրութիւն. կամակորութիւն, յամառութիւն:

Infléxible ինֆլէքսիպլ ած. Անթեքելի, անմեղկելի, անողոքելի. խիստ, կարծր. անզղջելի, անպարտելի, անտեղիտալի:

Infléxibly ինֆլէքսիպլի մ. Անընկճելի զօրութեամբ, անդրդուելի, անդրդոյնս:

To Inflíct ինֆլիքթ բ, ն. Ածել 'ի վերայ պատիժ պատուհասի, պատժել, հարկանել:

Inflícter ինֆլիքթըր գ. Որ մատնէ 'ի պատիժ պատուհասի, որ պատժէ, որ հարկանէ կամ պատուհասակոծ առնէ:

Inflíction ինֆլիքշըն գ. Հարուած, պատիժ, պատուհաս:

Inflíctive ինֆլիքթիվ ած. Հարուածական, պատժողական, որ ածէ 'ի վերայ պատիժ կամ պատուհաս:

I'nfluence ինֆլուէնս գ. Հոսումն, խաղացումն, ազդեցութիւն, ներգործութիւն:

To I'nfluence, բ, ն. Ազդել, ներգործել:

I'nfluent ինֆլուէնթ ած. Հոսողական, որ հոսէ, հոսանուտ:

Influéntial ինֆլուէնշըլ ած. Ազդողական, ազդու, ազդող:

I'nflux ինֆլըքս գ. Հոսումն, հեղումն. զօրութիւն, ազդեցութիւն, ներգործութիւն:

Influxious ինֆլըքշըս ած. Ազդողական:

To Infóld ինֆօլտ բ, ն. Գալարել, կըրկնել, ծալել, պատել, ծրարել:

To Infóliate ինֆօլիէյթ բ, ն. Տերեւապատ կամ սաղարթապատ առնել. սաղարթապատել:

To Infórm ինֆօրմ բ, ն. Կերպաւորել, տեսակաւորել. կերպարանել, ձեւացուցանել, յօրինել, կազմել. ուսուցանել, մարզել, վարժել, խրատել. տեղեկացուցանել, զգացուցանել. ամբաստանել, չարախօս լինել, դատախազել: [նել:

To Infórm, բ, չ. Ազդ առնել, ծանուցա-

Infórmal ինֆօ՛րմէլ ած. Անձև, անկերպարան, անդէմ, անյարմար:

Infórmant ինֆօ՛րմէնթ գ. Կրթիչ, մարզիչ. ամբաստան, չարախօս:

Informátion ինֆօրմէ՛շըն գ. Ծանուցումն, տեղեկութիւն, ազդարարութիւն, զեկուցումն. ամբաստանութիւն, չարախօսութիւն:

Infórmer ինֆօ՛րմըր գ. Տեղեկացուցիչ, ծանուցիչ, գուշակ. քսու, բանսարկու. ամբաստան, չարախօս:

Infórmidable ինֆօ՛րմիտէպլ ած. Անզարհուրելի, ոչ ահագին:

Infórmity ինֆօ՛րմիթի գ. Անձևութիւն, անկերպարանութիւն, տգեղութիւն:

Infórmous ինֆօ՛րմըս ած. Անձև, անկերպարան, տգեղ:

Infórtunate ինֆօ՛րչիունէյթ ած. Դժբաղդ, թշուառ, հէգ:

To Infráct ինֆրէ՛քթ բ, ն. Բեկանել, խորտակել:

Infráction ինֆրէ՛քշըն գ. Դրժումն, յանցաւորութիւն, ուխտազանցութիւն:

Infrángible ինֆրէ՛նճիպլ ած. Անբեկանելի, անխորտակելի, անփշրելի:

Infréquency ինֆրի՛քուէնսի գ. Ոչ յաճախութիւն, նուազութիւն, սակաւութիւն:

Infréquent ինֆրի՛քուէնթ ած. Դժուարադիպ, անսովոր, ոչ յաճախեալ:

To Infrígidate ինֆրի՛ճիտէյթ բ, ն. Ցրտացուցանել, զովացուցանել:

To Infrínge ինֆրի՛նճ բ, ն. Դրժել, ոչ պահել, անցանել, լուծանել, արգելուլ, խափանել, բառնալ, ջնջել, քակտել:

Infríngement ինֆրի՛նճմէնթ գ. Դրժումն, պատուիրանազանցութիւն, օրինազանցութիւն:

Infrínger ինֆրի՛նճըր գ. Դրժող, յանցաւոր, ուխտազանց, օրինազանց:

Infúndibuliform ինֆը՛նտիպիուլիֆօրմ ած. Ձագարաձև:

Infúriate ինֆի՛ուրիէյթ ած. Կատաղեալ, կատաղի, մոլեգին, անհնարին:

Infuscátion ինֆըսքէ՛շըն գ. Մթութիւն, նսեմութիւն, աղօտութիւն:

To Infúse ինֆի՛ուզ բ, ն. Հեղուլ, հոսել, արկանել, թափել. արկանել՚ի թուրմ. ազդել, տպաւորել:

Infúsible ինֆի՛ուզիպլ ած. Հեղական. անհալելի, անհալ:

Infúsion ինֆի՛ուժըն գ. Հեղումն, հոսումն, ծաւալումն. թուրմք. ազդեցութիւն, ներգործութիւն, տպաւորութիւն. թելադրութիւն, ազդրանք. հեղուկ:

Infúsive ինֆի՛ուսիվ ած. Հեղական, ազդողական:

Ingáte ինկէ՛յթ գ. Մուտք, դուռն, անցք:

Ingannátion ինկէննէ՛շըն գ. Խաբէութիւն, պատրանք:

Ingáthering ինկէ՛թհըրին գ. Հունձք, կութք:

To Ingéminate ինճէ՛մինէյթ բ, ն. Կրկնել, երկրորդել:

Ingeminátion ինճէմինէ՛շըն գ. Կրկնութիւն, երկպատկութիւն:

Ingénerable ինճէ՛նըրէպլ ած. Անծին, անարտադրելի:

Ingénerate, Ingénerated ինճէ՛նըրէյթ, ինճէ՛նըրէյթէտ ած. Բնածին, բնական, ընդաբոյս. անծին, ոչ ծնեալ:

Ingénious ինճի՛նիըս ած. Հանճարեղ, ուշիմ. մտաւոր, մտաց:

Ingéniously ինճի՛նիըսլի մ. Հանճարով, ուշիմութեամբ, իմաստնապէս, ճարտարապէս:

Ingéniousness ինճի՛նիըսնէս գ. Հանճար, կորովամտութիւն:

Ingénite ինճէ՛նիթ ած. Բնածին, բնական, ընդաբոյս:

Ingenúity ինճինի՛ուիթի գ. Պարզմտութիւն, միամտութիւն, անկեղծութիւն, ուղղմտութիւն. հանճար, նրբամտութիւն, ճարտարմտութիւն:

Ingénuous ինճէ՛նիուըս ած. Պարզամիտ, պարզ, անխարդախ, անկեղծ, ուղղամիտ. ազատածին, ազատ, ազատազգի:

Ingénuously ինճէ՛նիուըսլի մ. Միամտութեամբ սրտի, պարզ մտօք, անկեղծ, համարձակ:

Ingénuousness ինճէ՛նիուըսնէս գ. Պարզմտութիւն, միամտութիւն, անկեղծութիւն:

I′ngeny ինճէնի գ. Հանճար, ուշ մտաց:

To Ingést ինճէ՛սթ բ, ն. Կլանել, ուտել, ճաշակել:

Ingéstion ինճէ՛սչըն գ. Ճաշակումն, կեր:

Inglórious ինկլօ՛րիըս ած. Անփառունակ, անշուք, անարգ, վատթարեալ:

Inglóriously ինկլօ՛րիըսլի մ. Անարգաբար, անպատիւ, անչքաբար:

I′ngot ինկօթ գ. Ձոյլ արծաթոյ կամ ոսկւոյ:

To Ingráft ինկրա՛ֆթ բ, ն. Պատուաստել. հաստատել, սեւեռել, անկել, տարրացուցանել, դրոշմել:

Ingráftment ինկրա՛ֆթմէնթ գ. Պատուաստումն. պատուաստ:

Ingráte, Ingráteful ինկրէ՛յթ, ինկրէ՛յթֆուլ ած. Ապերախտ, ապաշնորհ, երախտամոռաց. անհաճոյ, անախորժ, դառն, տաղտկալի:

To Ingrátiate ինկրէ՛շիէյթ բ, ն. Հաճոյացուցանել, տալ գտանել շնորհս: — one's self, շնորհս գտանել, հաճոյանալ:

Ingrátitude ինկրէ՛թիթիուտ գ. Ապերախտութիւն, անշնորհակալութիւն:

Ingrédient ինկրի՛տիէնթ գ. Բաղադրիչ մասն կամ նիւթ:

I'ngress ի՛նկրէս գ. Մուտք, մտանելն:

Ingréssion ինկրէ՛շըն գ. Մուտք, անցք 'ի ներքս:

I'nguinal ի՛նկուինէլ ած. Երանայ:

To Ingúlf ինկը՛լֆ բ, ն. Խորասուզել, անդընդասոյզ առնել, ընկլուզել:

To Ingúrgitate ինկը՛րճիթէյթ բ, ն. Կլանել անյագ:

Ingurgitátion ինկըրճիթէ՛յշըն գ. Անյագութիւն:

Ingústable ինկը՛սթէպըլ ած. Անհամ, անճաշակ, անճաշակելի:

Inhábile ինհէ՛պիլ ած. Անբաւական, անընդունակ, անպիտան:

To Inhábit ինհէ՛պիթ բ, ն. Բնակել, կալ 'ի:

To Inhábit, բ, չ. Բնակել, կալ, լինել 'ի:

Inhábitable ինհէ՛պիթէպըլ ած. Բնակելի, բնակեալ. անբնակ, անշէն, ամայի:

Inhábitance ինհէ՛պիթէնս գ. Բնակութիւն, բնակարան:

Inhábitant ինհէ՛պիթէնթ գ. Բնակ, բնակիչ:

Inhabitátion ինհէպիթէ՛յշըն գ. Բնակութիւն. բազմութիւն բնակչաց:

Inhábiter ինհէ՛պիթըր գ. Բնակիչ, բնակ:

To Inhále ինհէ՛յլ բ, ն. Ձգել զօդ, առնուլ զշունչ, շնչել:

Inharmónious ինհարմօ՛նիըս ած. Անդաշն, աններդաշնակաւոր, անախորժ:

To Inhére ինհի՛ր բ, չ. Յարակցիլ, կցիլ, յարիլ, միանալ:

Inhérent ինհի՛րէնթ ած. Յարակցեալ, կըցեալ, կից. ներքին, ընդաբոյս:

To Inhérit ինհէ՛րիթ բ, ն. Ժառանգել. ստանալ, ունել:

Inhéritable ինհէ՛րիթէպըլ ած. Ժառանգելի:

Inhéritance ինհէ՛րիթէնս գ. Ժառանգութիւն. ստացուած:

Inhéritor ինհէ՛րիթըր գ. Ժառանգ, ժառանգակալ:

Inhéritress, Inhéritrix ինհէ՛րիթրէս, ինհէ՛րիթրիքս գ. Կին ժառանգ:

To Inhérse ինհէ՛րս բ, ն. Թաղել կամ դնել 'ի շիրմի:

Inhésion ինհի՛ժըն գ. Յարակցութիւն, յարումն, միաւորութիւն:

To Inhíbit ինհի՛պիթ բ, ն. Ունել, զսպել, արգելուլ, խափանել:

Inhibítion ինհիպի՛շըն գ. Արգել, խափանումն:

To Inhóld ինհօ՛լտ բ, ն. Ունել յինքեան, պարունակել:

Inhóspitable ինհօ՛սփիթէպըլ ած. Հիւրատեաց, օտարատեաց. դժնեայ, առասպար:

Inhóspitableness, Inhospitálity ինհօ՛սփիթէպլնէս, ինհօսփիթէ՛լիթի գ. Օտարատեցութիւն:

Inhóspitably ինհօ՛սփիթէպլի մ. Օտարատեցութեամբ, խժդժաբար:

Inhúman ինհի՛ումըն ած. Տմարդի, անագորոյն, անգութ, խուժադուժ:

Inhumánity ինհիումէ՛նիթի գ. Տմարդութիւն, անգթութիւն, դժնդակութիւն:

Inhúmanly ինհի՛ումընլի մ. Տմարդութեամբ, անողորմ, խժդժաբար:

To Inhúmate, Inhúme ինհի՛ումէյթ, ինհի՛ում բ, ն. Թաղել, տալ հողոյ, ծածկել կամ ամփոփել ընդ հողով:

To Injéct ինճէ՛քթ բ, ն. Արկանել, ձգել, ընկենուլ 'ի ներքս. արկանել կամ դնել 'ի վերայ:

Injéction ինճէ՛քշըն գ. Արկումն 'ի ներքս:

Inímical ինի՛միքէլ ած. Թշնամական, թըշնամւոյ, հակառակ:

Inimitabílity ինիմիթէպի՛լիթի գ. Աննմանութիւն, աննմանողութիւն, անզուգականութիւն:

Inímitable ինի՛միթէպըլ ած. Աննմանելի, աննման, անզուգական:

Inímitably ինի՛միթէպլի մ. Աննմանելի կամ գերազանց իմն օրինակաւ:

To Injóin, Enjóin ինճօ՛յն բ, ն. Պատուիրել, հրամայել. հաստնել, ժամանել:

Iníquitous ինի՛քուիթըս ած. Անիրաւ, չար, անօրէն:

Iníquity ինի՛քուիթի գ. Անիրաւութիւն, անօրէնութիւն, չարութի՛ւն, ապիրատութի՛ւն:

Inítial ինի՛շէլ ած. Գլխագիր (տառ). սկզբնական, նորոգ սկսեալ:

Inítiate ինի՛շիէյթ ած. Նորոգ, համբակ, նորավարժ, նորոգ սկսեալ:

To Inítiate, բ, ն. Խորհրդազգած առնել, ընդունել 'ի վարժ, մարզել, կրթել:

To Inítiate, բ, չ. Սկսանել, տալ զսկիզբն:

Initiátion ինիշիէ՛յշըն գ. Խորհրդազգածութիւն, ընդունելութիւն, մուտք, ըսկզբնաւորութիւն:

Injucúndity ինճիուքը՛նտիթի գ. Անհաճոյականութիւն, դժկամակութիւն:

Injúdicable ինճի՛ուտիքէպըլ ած. Անդատ, անդատելի:

Injudícial ինճիուտի՛շէլ ած. Ոչ ըստ օրինաց դատաստանի, ապօրինաւոր, անվաւեր:

Injudícious ինճիուտի՛շըս ած. Անիմաստ, անմիտ, անհանճար, տխմար, ագէտ:

Injudíciously ինճիուտի՛շըսլի մ. Անհանճարաբար, անմտաբար, ագիտաբար:

Injúnction ինճը՛նքշըն գ. Պատուէր, հրամանն:

To I'njure ի՛նճըր բ, ն. Անիրաւել, զրկել, թշնամանել, վնասել:

I'njurer ի՛նճըրըր գ. Անիրաւ, նախատիչ, թշնամանող:

Injúrious ինճիուրիըս ած. Անիրաւ. վնասակար. զրպարտիչ, Թշնամանական, Թըշնամանիչ:

Injúriously ինճիուրիըսլի մ. Անիրաւութեամբ, յանիրաւի, Թշնամանօք, նախատանօք:

Injúriousness ինճիուրիըսնէս գ. Անիրաւութիւն, զրկանք, հարստահարութիւն:

I'njury ինճիուրի գ. Անիրաւութիւն, զրկանք, հարստահարութիւն. վնաս, կորուստ. նախատինք, Թշնամանք:

Injústice ինճըստիս գ. Անիրաւութիւն, ապիրատութիւն:

Ink ինք գ. Սեաւ, մելան, Թանաք, դեղ:

Inkhórn ինքհօրն գ. Կաղամար:

I'nkle ինքըլ գ. Ժապաւէն ինչ:

I'nkling ինքլինկ գ. Շշնջիւն, ձայն, նըշան, հետք, նշմարանք:

I'nkmaker ինքմէյքըր գ. Մելանագործ, սեւակարար:

I'nky ինքի ած. Սեւակային, սեւականման. սեւաԹոյր:

I'nland ինլէնտ գ. Միջերկրեայ կամ ներքին կողմն:

Inland, ած. Միջերկրեայ, ներքին, հեռի 'ի ցամաքէ, խորագոյն:

I'nlander ինլէնտըր գ. Միջերկրեայ, բնակիչ միջերկրեայ գաւառի:

To Inlápidate ինլէփիտէյթ բ, ն. Քարացուցանել, փոխարկել 'ի քար:

Inláy ինլէյ գ. Գործ ագուցիկ խայտաճամուկ, անկուած յերփն երփն իրաց:

To Inláy, բ, ն. Յեռուլ այլեայլ գունաւոր մարմինս. երփն երփն կամ խայտաճամուկ գործել: [նոք:

To Inláw ինլօ բ, ն. Արկանել ընդ օրի-

I'nlet ինլէթ գ. Մուտք, անցք:

I'nly ինլի ած. Ներքին, գաղտնի, 'ի ներքս:

I'nly, մ. Ի ներքս, 'ի ներքուստ, 'ի խորս, 'ի խորոց, 'ի սրտէ, գաղտ:

I'nmate ինմէյթ գ. Բնակակից, վարձուոր 'ի միում տան:

I'nmost ինմօսթ ած. Ներքին, խորին, խորագոյն:

Inn ին գ. Իջեւան, վանք, պանդոկ. դըպրատուն, դպրոց:

To Inn, բ, չ. Իջեւանիլ, ունել վանս, օԹել, ագանիլ:

To Inn, բ, ն. ՕԹեցուցանել, վանս տալ, ժողովել, ագուցանել:

Innáte, Innáted իննէյթ, իննէյթէտ ած. Բնածին, ընդածին, ընդաբոյս, բնաւոր, բնաւորեալ:

Innáteness իննէյթնէս գ. Բնաւորութի՛, ընդաբուսութիւն:

Innávigable իննէվիկէպըլ ած. Աննաւարկելի, աննաւելի: [ղոյն:

I'nner իններ ած. Ներքին, խորին, խորա-

I'nnermost իններմօսթ ած. Ներքսագոյն, խորագոյն:

Innhólder ինհօլտըր գ. Վանատուր, պանդոկապետ:

I'nnings իննինկզ գ. Երկիր ստացեալ 'ի ծովէ:

Innkéeper ինքիփըր գ. Վանատուր, պանդոկապետ:

I'nnocence, I'nnocency իննօսէնս, իննօսէնսի գ. Անմեղութիւն, ամբծութիւն, անարատութիւն. անպարտականութի՛. բարեմտութիւն, միամտութի՛, պարզմտութի՛:

I'nnocent իննօսէնթ գ. Անմեղ. միամիտ, պարզամիտ, տխմար, ապէտ:

I'nnocent, ած. Անմեղ, անպարտ, անարատ. անվնաս:

I'nnocently իննօսէնթլի մ. Անմեղաբար, առանց յանցանաց. միամիտ սրտիւ, անխարդախ. անվնաս:

Innócuous իննօքիուըս ած. Անվնաս:

Innócuously իննօքիուըսլի մ. Առանց վընասու, անվնաս:

Innócuousness իննօքիուըսնէս գ. Անվնասութիւն:

To I'nnovate իննօվէյթ բ, ն. Նորաձեւել, նորաձեւութիւն առնել, նորոգել:

Innovátion իննօվէյշըն գ. Նորութիւն, նորաձեւութիւն, նորոգութիւն:

Innovátor իննօվէյթըր գ. Նորոգիչ, որ 'ի ներքս մուծանէ նորաձեւութիս. փոփոխիչ:

Innóxious իննօքշըս ած. Անվնաս. անպարտ, անմեղ:

Innóxiously իննօքշըսլի մ. Անվնաս, առանց վնասու, անվտանգ:

Innóxiousness իննօքշըսնէս գ. Անվնասութիւն, անմեղութիւն: [նշան:

Innuéndo իննիուէնտօ գ. Ակնարկութի՛,

Innúmerable իննիումըրէպըլ ած. Անթիւ, անհամար, անթուելի, բազմաթիւ:

Innúmerably իննիումըրէպլի մ. Յանթիւս, յանհունս, յանբաւս, անթիւ:

Innúmerous իննիումըրըս ած. Անթիւ, անհամար, բազմապատիկ:

To Inóculate ինօքիուլէյթ բ, ն. Պատուաստել. պատուաստել զախտն:

Inoculátion ինօքիուլէյշըն գ. Պատուաստումն. պատուաստ ախտի (մանկանց):

Inoculátor ինօքիուլէյթըր գ. Պատուաստիչ. պատուաստիչ ախտի:

Inódorous ինօտըրըս ած. Անհոտ:

Inoffénsive ինօֆֆէնսիվ ած. Առանց գայթակղութեան, անայթաք. առանց դըրգռութեան կամ նեղութեան, անվիշտ. ան-

մեղ, անմեղ. անխոչ, անխափան, հարթ, դիւրին:

Inofféensively ինօֆֆէնսիվլի մ. Անմեղ, անսայթաք:

Inofféensiveness ինօֆֆէնսիվնէս գ. Անմեղութիւն, անսայթաքութիւն:

Inofficious ինօֆֆիշըս ած. Անօգուտ, ամօրդի, անապօրոյն:

Inópinate ինօփինէյթ ած. Անկարծ, անակնկալ:

Inopportúne ինօփփօրթիւն ած. Անպաժամ, տարաժամ, անդէպ:

Inórdinacy ինօրտինէսի գ. Անկարգութիւն:

Inórdinate ինօրտինէյթ ած. Անկարգ, խառն, խառնակ, շփոթ, անչափ:

Inórdinately ինօրտինէյթլի մ. Անկարգս, անչափս:

Inórdinateness ինօրտինէյթնէս գ. Անկարգութիւն, անչափութիւն:

Inordinátion ինօրտինէյշըն գ. Անկարգութիւն, անուղղութիւն:

Inorgánical ինօրկէնիքըլ ած. Անգործարան, անկազմ:

To Inósculate ինօսքիուլէյթ բ, չ. Համբուրել կամ շօշափել զմիմեանս, կցել, միանալ:

Inosculátion ինօսքիուլէյշըն գ. Համբոյր, շօշափումն, միաւորութիւն:

I'nquest ինքուէսթ գ. Քննութիւն, հարցաքննութիւն, հանդէս, հետազօտութիւն, խոյզ և խնդիր:

Inquíetude ինքուայէթիուտ գ. Անհանգստութիւն, խռովութիւն, հոգ, անձկութիւն, վիշտ, նեղութիւն:

To I'nquinate ինքուինէյթ բ, ն. Ապականել, աղտեղել, պղծել:

Inquinátion ինքուինէյշըն գ. Ապականութիւն, պղծութիւն, եղծումն, աղտեղութիւն, խառնակութիւն:

Inquírable ինքուայրէպլ ած. Հարցաքննելի, խնդրելի, հետազօտելի:

To Inquíre ինքուայր բ, չ. Հարցանել, խնդիր առնել, հետազօտել. քննել, հարց և փորձ առնել:

To Inquíre, բ, ն. Հարցանել, խնդրել, որոնել:

Inquírer ինքուայրըր գ. Քննիչ, հետազօտ, հարցանող, խնդրող, որոնող:

Inquíry ինքուայրի գ. Հետազօտութիւն, քննութիւն, հարցափորձ, խոյզ և խնդիր:

Inquisítion ինքուիզիշըն գ. Հարցափորձ, քննութիւն, խնդիր. սրբաքննութիւն, ատեան քննութեան (հերետիկոսաց):

Inquísitive ինքուիզիթիվ ած. Հետազօտ, հետաքննին, խուզարկու, որոնող, հարցասէր, հետամուտ, հետաքրքիր:

Inquísitively ինքուիզիթիվլի մ. Հետաքննութեամբ, ճշդիւ, խնամով:

Inquísitiveness ինքուիզիթիվնէս գ. Հետաքննութիւն, փոյթ, խնամ, հարցասիրութիւն:

Inquísitor ինքուիզիթըր գ. Քննիչ, դատաւոր, ատենակալ. սրբաքննին:

To Inráil ինրէյլ բ, ն. Վանդակապատ կամ վանդակաձևն յօրինել:

I'nroad ինրօտ գ. Արշաւանք, ասպատակութիւն, յարձակումն:

Insánable ինսէնէպլ ած. Անբժշկելի, անդարմանելի:

Insáne ինսէյն ած. Յիմար, անմիտ, խելագար. յիմարեցուցիչ:

Insátiable ինսէյշիէպլ ած. Անյագ, անյագուրդ, մշտաքաղց:

Insátiableness ինսէյշիէպլնէս գ. Անյագութիւն:

Insátiably ինսէյշիէպլի մ. Անյագ, անյագաբար:

Insátiate ինսէյշիէթ ած. Անյագուրդ, անյագ, ընչաքաղց:

Insatisfáction ինսէթիսֆէքշըն գ. Տհաճութիւն, անգոհութիւն:

Insáturable ինսէչիուրէպլ ած. Անյագ, անյագուրդ:

To Inscríbe ինսքրայպ բ, ն. Մակագրել, դրոշմել, արձանագրել, գրել. մակագրել զանուն ուրուք. ստորագրել կամ գծագրել (ձև ինչ յայլում):

Inscríption ինսքրիփշըն գ. Մակագրութիւն, վերնագիր, խորագիր, արձանագրութիւն. վերատառութիւն, տիտղոս, կնիք. ընծայումն կամ մակագրութիւն յանուն ուրուք:

Inscrútable ինսքրիւթէպլ ած. Անքննելի, անքնին, խորին:

To Insculp ինսքըլփ բ, ն. Քանդակել, փորագրել, դրոշմել:

Insculpture ինսքըլփչիուր գ. Քանդակ, փորագրութիւն, դրօշուած:

To Inséam ինսիմ բ, ն. Դրոշմել, ապաւորել:

I'nsect ինսէքթ գ. Միջատ, ճճի, ժժմակ. չնչին ինչ:

Insectátor ինսէքթէյթըր գ. Հալածող, նեղիչ: [կային:

Inséctile ինսէքթիլ ած. Միջատ, ժժմա-

Insectóloger ինսէքթօլօճըր գ. Ժժմակաբան, որ խօսի զմիջատաց կամ զճճեաց:

Insecúre ինսիքիուր ած. Անապահով, խիթալի, անստոյգ, կեղակարծ. ոչ աներկեան, վտանգաւոր:

Insecúrity ինսիքիուրիթի գ. Անստուգութիւն, կեղակարծութիւն, կասկած, վտանգ:

Insemination ինսէմինէշըն գ. Սերմանումն, սերմանացանութիւն:

Insecution ինսիքիուշըն գ. Հալածումն, հետամտութիւն:

Insensate ինսէնսէյթ ած. Անմիտ, յիմար, խօլ, անզգամ, անխորատ:

Insensibility ինսէնսիպիլիթի գ. Անզգայութիւն, թմրութիւն, ապշութիւն:

Insensible ինսէնսիպըլ ած. Անզգալի, աներեւակ, աներեւոյթ, սակաւ, նուազ, աղօտ. անզգայ, անշունչ, անմռունչ. անցաւ, անկարեկից, անգութ:

Insensibleness ինսէնսիպըլնէս գ. Անզգայութիւն:

Insensibly ինսէնսիպլի մ. Առանց զգալոյ. անզգալաբար, առ սակաւ սակաւ, մեղմով:

Inseparability, Inseparableness ինսէփըրէպիլիթի, ինսէփըրէպըլնէս գ. Անբաժանութիւն, անանջատութիւն:

Inseparable ինսէփըրէպըլ ած. Անբաժանելի, անանջատ, անանջրպետ, անզատ, կից, անմեկնելի:

Inseparably ինսէփըրէպլի մ. Անբաժանաբար, անանջրպետ, անքակ, 'ի միասին, միանգամայն:

To Insert ինսէրթ բ, ն. Մուծանել, խառնել, յեռուլ, դնել, յաւելուլ:

Insertion ինսէրշըն գ. Յաւելումն, խառնումն, յարակցութիւն. յաւելուած:

To Inserve ինսէրվ բ, ն. Պիտանի լինել, օգտել, արդիւնեկել:

Inservient ինսէրվիէնթ ած. Պիտանի, կարեւոր, յարմար, 'ի պէտս:

To Inshell ինշէլ բ, ն. Ծածկել ընդ պատենիւք: [նալ 'ի նաւ:

To Inship ինշիփ բ, ն. Դնել կամ բառ-

To Inshrine ինշրայն բ, ն. Դնել յարկեղ, գանձել, փակել:

I'nside ինսայտ գ. Ներքին մասն կամ կողմն, ներքինն:

Insidiator ինսիտիէթըր գ. Դարանակալ, դարանագործ, դարանամուտ:

Insidious ինսիտիըս ած. Դարանակալ, նենգաւոր, խորամանկ, դաւագործ:

Insidiously ինսիտիըսլի մ. Դարանակալութեամբ, նենգաւ, դաւով:

I'nsight ինսայթ գ. Ներքին կամ քննողական տեսութիւն, խմաստախոհութիւն, քաջ տեղեկութիւն, տեսութիւն, խմաստ:

Insignificance, Insignificancy ինսիկնիֆիքէնս, ինսիկնիֆիքէնսի գ. Բառ աննշանակամն կամ անխմաստ. անպիտանութիւն:

Insignificant ինսիկնիֆիքէնթ ած. Աննշանական, աննշան, անխմաստ. ունայն, անպիտան, ընդունայն:

Insignificantly ինսիկնիֆիքէնթլի մ. Առանց նշանակութեան կամ խմաստից. յանպէտս, վայրապար:

Insincere ինսինսիր ած. Խարդախ, կեղծաւոր, անհաւատարիմ. աստանդական, խառնակ, պղտոր:

Insincerity ինսինսէրիթի գ. Կեղծաւորութիւն, խարդախութիւն, անհաւատարմութիւն:

To Insinew ինսինիու բ, ն. Զօրացուցանել, հաստատել:

Insinuant ինսինիուէնթ ած. Մարդահաճոյ, դիւրամուտ:

To Insinuate ինսինիուէյթ բ, ն. Սպրդեցուցանել, մուծանել. համոզել, յանկուցանել, խելամտեցուցանել, ազատորել 'ի միտս:

To Insinuate, բ, չ. Հաճոյ ընծայեցուցանել զանձն, յինքն յանկուցանել. սպրդիլ, սողոսկիլ, մտանել յարամբի 'ի ներքս:

Insinuation ինսինիուէշըն գ. Համոզումն, մատչաճութիւն, յանկուցանելն զոյլս:

Insinuative ինսինիուէթիվ ած. Համոզիչ, յանկուցանողական:

Insinuator ինսինիուէթըր գ. Համոզիչ, համոզակեր, յանկուցիչ:

Insipid ինսիփիտ ած. Անհամ, անաղ, անճաշակ. անախորժ, անհեթեթ, անխմաստ, ձանձրալի:

Insipidity, Insipidness ինսիփիտիթի, ինսիփիտնէս գ. Անհամութիւն, անհաճոյութիւն, անխմաստութիւն:

Insipidly ինսիփիտլի մ. Անհամն 'ի քաղցրութենէ, անհաճոյաբար, անմտաբար:

Insipience ինսիփիէնս գ. Անմտութիւն, անզգամութիւն:

To Insist ինսիսթ բ, չ. Կալ 'ի վերայ. հաստատիլ. հաստատուն կալ, պնդիլ, յամառիլ, հանապազորդել. սախալել:

Insistent ինսիսթէնթ ած. Հաստատուն, պնդեալ:

Insisture ինսիսչիուր գ. Պնդութիւն, հաստատութիւն:

Insitiency ինսիշիէնսի գ. Անծարաւութիւն, ոչ պապաքումն:

Insition ինսիշըն գ. Պատուաստումն:

To Insnare ինսնէյր բ, ն. Որսալ, թակարդել, ըմբռնել 'ի ծուղակս, արկանել 'ի հաղբս. պաշարել, վարանել:

Insnarer ինսնէյրըր գ. Որոգայթադիր, դարանակալ:

Insociable ինսօշիէպըլ ած. Անընկերական, անհամբոյր, ձանձրալի. անյօդ, անկցելի:

Insobriety ինսօպրայիթի գ. Զեղխութիւն, շուայտութիւն, անժուժկալութիւն:

To I'nsolate ինսօլէյթ բ, ն. Յարադել, դնել կամ չորացուցանել յարեւու:

Insolátion ինսօլէշըն գ. Յարագումն, դընումն յարևու:

I'nsolence, I'nsolency ինսօլէնս, ինսօլէնսի գ. Ժպրհութիւն, լրբութիւն, ստահակութիւն, անզգամութիւն:

To I'nsolence, բ, ն. Յանդուգն կշտամբել, թշնամանել:

I'nsolent ինսօլէնթ ած. Ժպիրհ, անըզգամ, խրոխտ, յանդուգն:

I'nsolently ինսօլէնթլի մ. Ժպրհութեամբ, խրոխտաբար, գոռոզաբար, յանդուգն:

Insólvable ինսօլվէպըլ ած. Անլուծանելի, դժուարակնճիռն. անվճար:

Insóluble ինսօլիուպըլ ած. Անլուծանելի, անմեկնելի. անլոյծ, անքակտելի:

Insólvent ինսօլվէնթ ած. Որ ոչ կարէ վճարել զպարտս:

Insólvency ինսօլվէնսի գ. Անկարութիւն 'ի վճարել զպարտս:

Insomúch ինսօմըչ շ. Մինչ զի, մինչև, այնչափ մինչև:

To Inspéct ինսփէքթ բ, ն. Հայել, դիտել, քննել, նկատել:

Inspéction ինսփէքշըն գ. Հայեցուած, տեսութիւն, դիտողութիւն, քննութիւն. հոգողութիւն, խնամք, վերակացութիւն, տեսչութիւն:

Inspéctor ինսփէքթըր գ. Նկատող, դիտող. վերադիտող, տեսուչ, ոստիկան:

Inspérsion ինսփէրշըն գ. Ցանումն, ըսրսկումն:

To Insphére ինսֆիր բ, ն. Գնտացուցանել, կարգել 'ի գունտս:

Inspírable ինսփայրէպըլ ած. Շնչելի, ազդելի:

Inspirátion ինսփիրէշըն գ. Շնչառութի, շնչումն. ազդումն, ազդեցութիւն:

To Inspíre ինսփայր բ, ն. Փչել, շնչել. ազդել, շնչել:

Inspírer ինսփայրըր գ. Որ ազդէ կամ շնչէ, ներշնչող, ազդող:

To Inspírit ինսփիրիթ բ, ն. Սրտապնդել, քաջալերել, յորդորել, զօրացուցանել:

To Inspíssate ինսփիսէյթ բ, ն. Խտացուցանել, թանձրացուցանել, սերտել:

Inspissátion ինսփիսէշըն գ. Խտացումն, թանձրացումն, սերտութիւն:

Instabílity ինսթէպիլիթի գ. Անհաստատութիւն, յեղամտութիւն:

Instáble ինսթէպըլ ած. Անկայուն, անհաստատ, յեղյեղուկ:

To Instáll ինսթօլ բ, ն. Կացուցանել, հաստատել կամ կարգել զոք 'ի պաշտօն ինչ երևելի, բարձրացուցանել:

Installátion ինսթէլլէշըն գ. Կարգումն կամ հաստատութիւն 'ի պաշտօն ինչ, ամբարձումն 'ի պատիւ:

Instálment ինսթօլմէնթ գ. Կարգումն կամ ամբարձումն 'ի պաշտօն. աստիճան պատուոյ, աթոռ փառաց կամ իշխանութե:

I'nstance, I'nstancy ինսթէնս, ինսթէնսի գ. Թախանձ, ժտութիւն, աղերս. ստիպումն, հարկ, առիթ, պատճառ. օրինակ, փորձ. վճակ, հանդէս, դէպք, անցք:

To I'nstance, բ, չ. Բերել օրինակ, ցուցանել օրինակաւ:

I'nstant ինսթէնթ գ. Վայրկեան, րոպէ, քթթել մի ական. պահ, ժամ. ներկայ, առաջիկայ կամ այս ամիս:

I'nstant, ած. Ստիպող, ստիպողական, կարևոր. ստէպ, ընդադոյն. ներկայ, առաջիկայ, մօտալուտ. իսկոյն, անյապաղ:

Instantáneous ինսթէնթէնիըս ած. Վայրկենական:

Instantáneously ինսթէնթէնիըսլի մ. Ի վայրկենի, յական թօթափել, իսկոյն:

I'nstantly ինսթէնթլի մ. Իսկոյն, 'ի վայրկենի, յական թօթափել, նոյնժամայն, յանկարծակի. ընդադոյն, ստիպաւ, մեծաւ փութով:

To Instáte ինսթէյթ բ, ն. Դնել, կացուցանել, հաստատել, զետեղել:

Instaurátion ինսթօրէշըն գ. Նորոգութիւն, բեգեկ:

Instéad of ինսթէտ օֆ նխ. Ի տեղի, փոխան, փոխանակ, ընդ, փոխարէն:

To Instéep ինսթիփ բ, ն. Ոռոգանել, թաթաւել, թրջել, ընկղմել:

I'nstep ինսթէփ գ. Վերին մասն ոտին՝ որ միանայ ընդ սրունս:

To I'nstigate ինսթիկէյթ բ, ն. Գրգռել, դրդել, հրապուրել, սադրել:

Instigátion ինսթիկէշըն գ. Գրգիռ, յորդոր, հրապոյր, թելադրութիւն:

Instigátor ինսթիկէթըր գ. Գրգռիչ, հրապուրիչ, սադրիչ:

To Instíl ինսթիլ բ, ն. Թորեցուցանել, կայլակել, հոսել. արկանել կամ տպաւորել 'ի միտս, համոզել:

Instillátion ինսթիլլէշըն գ. Ծորումն, կաթուած. շիթ, կաթիլ, կայլակ. թելադրութիւն, համոզումն, տպաւորութիւն:

I'nstinct ինսթինքթ գ. Բնական ազդումն, ազդումն բնութեան, շարժումն, բնաւորութիւն, ազդեցութիւն:

Instínct ինսթինքթ ած. Մղեալ, շարժեալ, դրդուեալ, վարեալ, տպաւորեալ:

Instíncted ինսթինքթէտ ած. Բնաւորեալ,

Instínctive ինսթինքթիվ ած. Բնական, բնաւորեալ, ինքնաբերական, ընդաբոյս:

Instínctively ինսթինքթիվլի մ. Բնական շարժմամբ կամ ազդեցութեամբ, բնաւորապէս, ինքնաբերաբար:

I'nstitute ինսթիթիութ գ. Օրէնք, կարգ, ուսումն, սովորութիւն, կրթութիւն. խրատ, վարդապետութիւն, կարգադրութիւն, սահմանադրութիւն:

To I'nstitute, բ, ն. Կարգել, դնել, հաստատել, սահմանել, կացուցանել. դաստիարակել, մարզել, կրթել, հրահանգել:

Institútion ինսթիթիուշըն գ. Կարգադրութիւն, օրինադրութիւն, սահմանադրութիւն. օրէնք, կարգ, սահման, կանոն. ուսումն, հրահանգ, վարժութիւն, կրթութիւն, դաստիարակութիւն:

Institútionary ինսթիթիուշընէրի ած. Վարդապետական, ներվարժութեան:

I'nstitutist ինսթիթիութիսթ գ. Ուսուցիչ ներվարժութեանց:

I'nstitutor ինսթիթիութըր գ. Հիմնադիր, կացուցիչ, հաստատիչ. վարժապետ, ուսուցիչ, դաստիարակ:

To Instóp ինսթօփ բ, ն. Խցանել, փակել:

To Instrúct ինսթրըքթ բ, ն. Հրահանգել, կրթել, ուսուցանել, խրատել, դաստիարակել. կարգել, կազմել, յօրինել, հանդերձել:

Instrúction ինսթրըքշըն գ. Հրահանգ, վարժումն, կրթութիւն, դաստիարակութիւն. խրատ, վարդապետութիւն. հրաման, պատուէրան:

Instrúctive ինսթրըքթիվ ած. Կրթական, հրահանգիչ, մարզիչ, խրատական:

Instrúctor ինսթրըքթըր գ. Հրահանգիչ, վարժիչ, ուսուցիչ, դաստիարակ, հանդերձիչ:

I'nstrument ինսթրիումէնթ գ. Գործի, գործարան, անօթ, կարասի. նուագարան. թուղթք, մուրհակ, յեակար նամակի. ախթ, պատճառ. նպատ, միջնորդ:

Instruméntal ինսթրիումէնթէլ ած. Գործիաւոր. ձեռնատու, օժանդակ. նուագարանաւ, 'ի ձեռն նուագարանաց:

Instrumentálity ինսթրիումէնթէլիթի գ. Միջնորդութիւն, սատարութիւն:

Instruméntally ինսթրիումէնթէլլի մ. Գործիպէս, իբրև զգործի:

Instruméntalness ինսթրիումէնթէլնէս գ. Պիտանութիւն, սատարութիւն:

Insúfferable ինսըֆֆըրէպլ ած. Անբերելի, անտանելի, անհնարին, չարաչար:

Insúfferably ինսըֆֆըրէպլի մ. Յանհնարինս, կարի իմն, սաստիկ, չարաչար, յանչափս:

Insuffícience, Insuffíciency ինսըֆֆիշէնս, ինսըֆֆիշէնսի գ. Անբաւականութիւն. անյարմարութիւն, անկարութիւն, անպիտանութիւն, տկարութիւն:

Insuffícient ինսըֆֆիշէնթ գ. Անբաւականն, անյարմար, անպիտան, տկար:

Insuffíciently ինսըֆֆիշէնթլի մ. Անբաւականաբար, անյարմարաբար:

Insufflátion ինսըֆֆլէշըն գ. Փչումն:

I'nsular, I'nsulary ինշիուլէր, ինշիուլէրի ած. Կղզւոյ:

I'nsulated ինշիուլէթէտ ած. Զատուցեալ յամենայն կողմանց, անջատ, մեկուսի:

Insúlse ինսըլս ած. Անհամ, անհեթեթ, անհանճար, անմիտ:

I'nsult ինսըլթ գ. Յարձակումն, խիզախումն. ոտնհարութիւն, նախատինք, այպն:

To Insúlt ինսըլթ բ, ն. Խաղալ բանիւք 'ի վերայ ուրուք, ոտնհար լինել, թշնամանել, խաղ առնել:

Insúlter ինսըլթըր գ. Ոտնհար, նեղիչ, նախատիչ, եպերիչ:

Insúltingly ինսըլթինկլի մ. Ոտնհարութեամբ, նախատանօք, խրոխտաբար:

Insuperabílity ինսիուփէրէպիլիթի գ. Անյաղթութիւն:

Insúperable ինսիուփէրէպլ ած. Անյաղթելի, անպարտելի, անհնարին:

Insúperableness ինսիուփէրէպլնէս գ. Անյաղթութիւն, անհնարաւորութիւն:

Insúperably ինսիուփէրէպլի մ. Անյաղթ, յանհնարինս, կարի իմն:

Insuppórtable ինսըփփօրթէպլ ած. Անտանելի, անբերելի, դժնդակ, սաստիկ:

Insuppórtableness ինսըփփօրթէպլնէս գ. Դժնդակութիւն, սաստկութիւն:

Insuppórtably ինսըփփօրթէպլի մ. Կարի իմն, յանչափս, յանհնարինս:

Insurmóuntable ինսըրմաունթէպլ ած. Անյաղթելի, անլոյծ, դժուարակնճիռն, անհնարին:

Insurmóuntably ինսըրմաունթէպլի մ. Անյաղթ, յանհնարինս, կարի իմն:

Insurréction ինսըրրէքշըն գ. Ապստամբութիւն, աղմուկ, վտարանջութիւն:

Insusurrátion ինսիուսըրրէշըն գ. Փսփսնջիւն:

Intáctible ինթէքթիպլ ած. Անշօշափելի:

Intáglio ինթալիօ գ. Քանդակ, դրօշուած, դրուագ, փորագրութիւն:

Intástable ինթէսթէպլ ած. Անճաշակ, անհամ:

I'nteger ինթիճըր գ. Ողջութիւն, բոլորն, բովանդակն:

I'ntegral ինթիկրէլ գ. Ամբողջական կամ ամբողջացուցիչ մասն:

I'ntegral, ած. Ամբողջ, ողջոյն, բովանդակ. անարատ, անթերի. ամբողջական:

Intégrity ինթէկրիթի գ. Անարատութի, ամբծութիւն, ուղղութիւն, անկեղծութիւն. ողջութիւն, բովանդակութիւն:

Intégument ինթէկիւմէնթ գ. Ծածկոյթ, թաղանթ:

I'ntellect ինթէլլէքթ գ. Իմացութիւն, բան, միտք, հանճար:

Intelléction ինթէլլէքշըն գ. Իմացութիւն, իմացումն, հասողութիւն:

Intelléctive ինթէլլէքթիվ ած. Իմացական, մտաւոր:

Intelléctual ինթէլլէքչիուէլ գ. Իմացութիւն, բան, միտք:

Intelléctual, ած. Իմացական, մտաւոր. իմանալի, իմանալեաց:

Intélligence, Intélligency ինթէլլիճէնս, ինթէլլիճէնսի գ. Իմացումն, հասողութիւն, հաղորդակցութիւն, համախոհութիւն, միաբանութիւն. իմացութիւն, բան, միտք, հանճար. հրեշտակք, իմանալիք:

Intelligéncer ինթէլլիճէնսըր գ. Դէտ, լրտես, գուշակ, միջնորդ, բանագնաց կամ պատգամաւոր, բանբեր:

Intélligent ինթէլլիճէնթ ած. Մտացի, ուշիմ, հանճարեղ, խելամուտ, իմաստուն, բանիբուն. գէտ, լրտես, գուշակ:

Intelligéntial ինթէլլիճէնշէլ ած. Իմացական, մտաւոր, իմանալի, հոգևոր:

Intelligibílity ինթէլլիճիպիլիթի գ. Դիւրիմացութիւն, դիւրահասութիւն. իմացութիւն, իմացումն:

Intélligible ինթէլլիճիպլ ած. Իմանալի, մեկին, դիւրիմաց:

Intélligibleness ինթէլլիճիպլնէս գ. Դիւրիմացութիւն, բացայայտութիւն:

Intélligibly ինթէլլիճիպլի մ. Մեկին, բացայայտ:

Intémerate ինթէմըրէյթ ած. Անարատ, մաքուր, անբիծ:

Intémperament ինթէմփըրէմէնթ գ. Վատառողջութիւն, խօթութիւն, ցաւագարութիւն:

Intémperance, Intémperancy ինթէմփըրէնս, ինթէմփըրէնսի գ. Անբարեխառնութիւն, անչափութիւն, անժուժկալութիւն, շուայտութիւն. անառակութիւն:

Intémperate ինթէմփըրէյթ ած. Անբարեխառն, անժուժկալ, անկարգ. զեղխ, մոլի, անառակ. խառնակ, գժնդակ:

Intémperately ինթէմփըրէյթլի մ. Անբարեխառնութեամբ, անժուժկալութեամբ. զեղխութեամբ, անառակութեամբ:

Intémperateness ինթէմփըրէյթնէս գ. Անբարեխառնութիւն, անկարգութիւն, խառնակութիւն, գժնդակութիւն:

Intémperature ինթէմփըրէչիուր գ. Անբարեխառնութիւն, անկարգութիւն:

To Intend ինթէնտ բ, ն. Ձգտել, ձգել, լարել, ընդարձակել. սաստկացուցանել, տատանել. միտ դնել, պարապիլ, հոգալ, ունել, զգուշանալ. դիտել, կամիլ, ունել 'ի մտի:

Inténdant ինթէնտէնթ գ. Տեսուչ, վերակացու, ոստիկան:

Inténdiment ինթէնտիմէնթ գ. Դիտողութիւն, քննութիւն, կշռութիւն:

Inténdment ինթէնտմէնթ գ. Դիտաւորութիւն, խորհուրդ, միտք, կամք:

To Inténerate ինթէնըրէյթ բ, ն. Կակղել, փափկացուցանել:

Intenerátion ինթէնըրէյշըն գ. Կակղութիւն, փափկութիւն:

Inténible ինթէնիպլ ած. Անըմբռնելի, անընդունակ:

Inténse ինթէնս ած. Ձկտեալ, պինդ. ուժգին, սաստիկ, բուռն. կարի խիստ մտադիր կամ փութաջան:

Inténsely ինթէնսլի մ. Սաստկապէս, մեծապէս, կարի, ուժգին, պնդապէս:

Inténseness ինթէնսնէս գ. Պնդութիւն, սաստկութիւն, առաւելութիւն:

Inténsion ինթէնշըն գ. Ձկտումն, ձիգն, սաստկութիւն, առաւելութիւն:

Inténsive ինթէնսիվ ած. Սաստիկ, բուռն, ուժգին. մտադիր, ուշի ուշով, պնդագոյն, անդուլ:

Inténsively ինթէնսիվլի մ. Ուժգին, սաստկապէս, սաստկագոյնս:

Intént ինթէնթ գ. Դիտաւորութիւն, միտք, խորհուրդ, կամք, իղձ, վախճան, նպատակ: To all intents, ամենայնիւ, բոլորովին, ըստ ամենայնի:

Intént, ած. Մտադիր, ուշադիր, մտադիւր պարապեալ:

Inténtion ինթէնշըն գ. Մտադրութիւն, յօժարութիւն կամաց, կամք, իղձ. դիտաւորութիւն, խորհուրդ, վախճան, միտք. ձկտումն, սաստկութիւն, առաւելութիւն:

Inténtional ինթէնշընէլ ած. Դիտողական, դիտեալ, դիտաւորական:

Inténtionally ինթէնշընէլլի մ. Դիտաւորութեամբ, դիտմամբ, յայն սակս. կամաւ, յօժարութեամբ, ըստ դիտման:

Inténtive ինթէնթիվ ած. Մտադիր, ուշադիր, ուշի ուշով:

Inténtively ինթէնթիվլի մ. Մտադիւրութեամբ, ուշի ուշով, սրտի մտօք:

I'ntently ինթէնթլի մ. Ուշի ուշով, մտադրութեամբ, սրտի մտօք:

Inténtness ինթէնթնէս գ. Մտադրութիւն, փութաջան պարապումն:

To Intér ինթըր բ, ն. Թաղել, դնել 'ի գերեզմանի, տալ հողոյ, ծածկել ընդ հողով, ընդաւաղել:

Intércalar, Intércalary ինթըրքէլէր, ինթըրքէլէրի ած. Նահանջ (օր):

To Intércalate ինթըրքէլէյթ բ, ն. Նահանջ կամ յաւելուած առնել:

Intercalátion ինթըրքէլէյշըն գ. Նահանջ, յաւելուած:

To Intercéde ինթըրսիտ բ, չ. Ընդ մէջ անկանիլ կամ մտանել. միջնորդել, բարեխօսել:

Intercéder ինթըրսիտըր գ. Միջնորդ, բարեխօս:

To Intercépt ինթըրսէփթ բ, ն. Խափանել, արգելուլ, ընդմիջել:

Intercéption ինթըրսէփշըն գ. Խափանումն, արգելումն, ընդմիջութիւն:

Intercéssion ինթըրսէշըն գ. Միջնորդութիւն, բարեխօսութիւն, մաղթանք:

Intercéssor ինթըրսէսըր գ. Միջնորդ, բարեխօս, աղաչող, հաշտարար:

To Intercháin ինթըրչէյն բ, ն. Աղխաղխել, կապել կամ անցուցանել ընդ միմեանս:

Intercháinge ինթըրչէնճ գ. Փոփոխումն, փոխանակութիւն. փոխարէն, արխտուր:

To Intercháinge, բ, ն. Փոխել ընդ, փոփոխել, փոխանակել:

Interchángeable ինթըրչէնճէպըլ ած. Փոփոխ, փոխադարձ, փոխանակաւ:

Interchángeably ինթըրչէնճէպլի մ. Փոփոխ, փոփոխակի, փոխանակաւ:

Interchángement ինթըրչէնճմէնթ գ. Փոփոխութիւն, փոխանակութիւն:

Intercípient ինթըրսիփիէնթ գ. Խափանիչ կամ արգելիչ դեղ:

Intercípient, ած. Խափանիչ, արգելիչ:

Intercísion ինթըրսիժըն գ. Ընդհատութիւն, միջահատութիւն:

To Interclúde ինթըրքլիուտ բ, չ. Խափանել, փակել:

Interclúsion ինթըրքլիուժըն գ. Արգելումն, խափանումն, խցանք:

Intercolumniátion ինթըրքօլըմնիէյշըն գ. Անջրպետ կամ խորոց սեանց:

To Intercómmon ինթըրքօմմըն բ, չ. Հաղորդել ընդ, հաղորդ լինել սեղանոյ, ուտել կամ ճաշակել ընդ:

Intercommúnity ինթըրքօմմիունիթի գ. Հաղորդակցութիւն, միաբանութիւն ընդ:

Intercóstal ինթըրքօսթէլ ած. Որ է ընդ մէջ երկուց կողից:

I'ntercourse ինթըրքօրս գ. Փոփոխումն, փոխանակութիւն. հաղորդակցութիւն:

Intercúrrence ինթըրքըրրէնս գ. Անցք ընդ մէջ:

Intercúrrent ինթըրքըրրէնթ ած. Որ ընդ մէջ անցանէ կամ պատահէ:

Interdéal ինթըրտիլ գ. Հաղորդակցութիւն, վաճառակցութիւն:

Interdíct ինթըրտիքթ գ. Արգելումն, արգել հրամանի. արգելք (պատիժ եկեղեցական):

To Interdíct, բ, ն. Արգելուլ, խափանել, հրաժարեցուցանել:

Interdíction ինթըրտիքշըն գ. Արգելումն, արգել հրամանի. նզովք, բանադրանք:

Interdíctory ինթըրտիքթըրի ած. Արգելման կամ հրամանի:

To Interéss, Interést ինթէրէս, ինթէրէսթ բ, ն. Բաժանորդ առնել կամ լինել, հաղորդել, ունել մասն կամ օգուտ, փոյթ ունել:

I'nterest ինթըրէսթ գ. Օգուտ, շահ. իշխանութիւն, իրաւունք. մասն, բաժին, հաղորդութիւն. շահախնդրութիւն, շահասիրութիւն. շահ դրամոց, վաշխ, տոկոսի. յաւելուած, առաւելութիւն:

To Interést ինթըրէսթ բ, չ. Շահ կամ օգուտ լինել:

To Interfére ինթըրֆիր բ, չ. Ի մէջ արկանել կամ խառնել զանձն. հակառակիլ, ընդդիմանալ, ընդդէմ կքրել. բաղխել ըզսրունս ընդ միմեանս (ձիոց):

Intérfluent ինթըրֆլիուէնթ ած. Որ հոսէ կամ խաղայ ընդ մէջ, միջնախաղաց:

Interfúlgent ինթըրֆըլճէնթ ած. Որ ընդ մէջ փայլատակէ, շողշողուն:

Interfúsed ինթըրֆիուզտ ած. Միջնաշեղ, ցրուեալ կամ սփռեալ ընդ մէջ:

I'nterim ինթըրիմ գ. Յայս ժամանակի, 'ի սմին պահու:

Intérior ինթիրիըր ած. Ներքին:

Interjácency ինթըրճէյսէնսի գ. Անկումն ընդ մէջ. միջանկեալ լինչ:

Interjácent ինթըրճէյսէնթ ած. Ընդ մէջ անկեալ, միջանկեալ:

Interjéction ինթըրճէքշըն գ. Միջարկութիւն. միջադրութիւն:

To Interjóin ինթըրճօյն բ, ն. Զուգակցել, յարակցել, ծորդել, միաւորել:

Interknówledge ինթըրնօլէճ գ. Փոխադարձ ծանօթութիւն կամ հմտութիւն:

To Interláce ինթըրլէյս բ, ն. Խառնել, խառնակել, պատատել, վարակել:

Interlápse ինթըրլէփս գ. Միջոց ժամանակի:

To Interlárd ինթըրլարտ բ, ն. Խառնել ըճարպ խոզի 'ի կերակուրն. արկանել 'ի մէջ, մուծանել. խառնել:

To Interléave ինթըրլիվ բ, ն. Դնել թուղթ սպիտակ 'ի մէջ թերթից գրոյն:

To Interlíne ինթըրլայն բ, ն. Գրել կամ գծել ընդ մէջ երկուց տողից. ուղղագրել ընդ մէջ երկուց տողից:

Interlineátion ինթըրլինիէյշըն գ. Գրու-

Թիւն կամ ուղղագրութիւն ընդ մէջ երկուց տողից։

To Interlínk ինթըրլինք բ, ն. Աղխաղխել, ագուցանել կամ խառնել ընդ միմեանս։

Interlocútion ինթըրլօքիուշըն գ. Խօսակցութիւն կամ խօսք փոփոխակի. միջանկեալ բանք վասն դատի։

Interlócutor ինթըրլօ՛քիութըր գ. Խօսակից ընդ այլում, դերասան խօսակից ընդ այլում կամ 'ի գիմաց այլոյ։

Interlócutory ինթըրլօ՛քիութըրի ած. Խօսակցութեան ընդ միմեանս. միջանկեալ բանից վասն դատի։

To Interlópe ինթըրլօ՛փ բ, չ. Խառնել զանձն 'ի վաճառս այլոց, նենգել զվաճառս, փախուցանել 'ի մաքսից։

Interlóper ինթըրլօ՛փըր գ. Որ խառնէ զանձն յիրաւունս այլոց, մաքսանենգ, որ փախուցանէ 'ի մաքսից։

Interlúcent ինթըրլիուսէնթ ած. Ընդ մէջ կամ 'ի միջի ծագեալ։

I'nterlude ինթըրլիուտ գ. Միջանկեալ խաղարկութիւն։

Interlúency ինթըրլիուէնսի գ. Հոսումն ընդ մէջ, գնացք ջրոց միջանկեալ։

Interlúnar, Interlúnary ինթըրլիունէր, ինթըրլիունէրի ած. Անլուսին ժամանակի։

Intermárriage ինթըրմէրրիճ գ. Փոխադարձ ամուսնութիւն 'ի մէջ երկուց տանց։

To Intermárry ինթըրմէրրի բ, չ. Փոխադարձ ամուսնանալ (այսինքն տալով և առնլով 'ի միմեանց)։

To Interméddle ինթըրմէտտըլ բ, չ. Խառնել զանձն, միջամուխ լինել յիրս օտարին։

To Interméddle, բ, ն. Խառնել ընդ կամ 'ի մէջ, ընդխառնել։

Interméddler ինթըրմէտլըր գ. Միջամուխ յիրս օտարին։

Intermédiacy ինթըրմիտիէսի գ. Միջնորդութիւն, միջարկութիւն։

Intermédial ինթըրմիտիէլ ած. Միջին, միջանկեալ, միջնորդ։

Intermédiate ինթըրմիտիէյթ ած. Միջանկեալ, միջին, միջնորդ, միջասահման։

Intermédiately ինթըրմիտիէյթլի մ. Միջնորդաբար, իբրև զխարոց։

To Interméll ինթըրմէլ բ, ն. Խառնել, ընդխառնել։

Intérment ինթը՛րմէնթ գ. Թաղումն։

Intermigrátion ինթըրմիկրէշըն գ. Փոփոխ խաղացումն կամ գաղթականութիւն։

Intérminable ինթը՛րմինէպըլ ած. Անեզր, անզրաւ, անկէտ։

Intérminate ինթը՛րմինէյթ ած. Անզրաւ, անսահման, անվախճան։ [նալիք։

Interminátion ինթըրմինէշըն գ. Սպառ-

To Intermíngle ինթըրմինկըլ բ, ն. Ընդխառնել, խառնել 'ի միասին, ընդ մէջ արկանել կամ դնել։

To Intermíngle, բ, չ. Ընդխառնիլ, միանալ կամ զանգիլ ընդ։

Intermíssion ինթըրմիշըն գ. Ընդմիջումն, ընդհատութիւն, միջոց, միջարկութիւն, դուլ, հանգիստ։ Without —, անընդհատ, անդուլ, ցանդ, անխափան, սաէպ։

Intermíssive ինթըրմիսիվ ած. Ընդհատ, ոչ հանապազորդ։

To Intermít ինթըրմիթ բ, ն. Ընդհատել, խափանել, յապաղել, կասել, Թողուլ առժամանակ մի։

To Intermít, բ, չ. Ընդհատել կամ Թողուլ առժամանակ մի (տենդի)։

Intermíttent ինթըրմիթթէնթ ած. Ընդհատ։

To Intermíx ինթըրմիքս բ, ն. Ընդխառնել, յաւելուլ, արկանել 'ի մէջ այլոց, զանգել։

To Intermíx, բ, չ. Ընդխառնիլ, խառնիլ կամ միանալ ընդ։

Intermíxture ինթըրմիքսչիուր գ. Զանգուած, խառնուրդ. յաւելուած։

Intermúndane ինթըրմընտէյն ած. Միջաշխարհեայ։

Intermúral ինթըրմիուրէլ ած. Պարսպամէջ, ընդ մէջ պարսպաց։

Intermútual ինթըրմիուչիուէլ ած. Փոփոխ, փոխադարձ։

Intérn, Intérnal ինթը՛րն, ինթը՛րնէլ ած. Ներքին, 'ի ներքոյ։

Intérnally ինթը՛րնէլլի մ. Ներքոյ, 'ի ներքոյ, ներքուստ։

Internécine ինթըրնիսայն ած. Սատակիչ միմեանց, մահացու, մահաբեր։

Internécion ինթըրնիշըն գ. Սատակումն իրերաց, մահ, սպանութիւն, կոտորած։

Internúncio ինթըրնընշիօ գ. Միջնորդ, դեսպան, պատգամաւոր։

Interpellátion ինթէրփէլլէշըն գ. Կոչ 'ի դատաստան։

To Intérpolate ինթը՛րփօլէյթ բ, ն. Ի մէջ արկանել. մուծանել, խարդախել. նորոգ կամ վերստին սկսանել։

Interpolátion ինթըրփօլէշըն գ. Յաւելուած 'ի ներքս խարդախեալ։

Interpolátor ինթըրփօլէթըր գ. Որ յաւելու ինչ յիւրմէ կամ 'ի ներքս մուծանէ, խարդախող գրուածոց այլոց։

Interpósal ինթըրփօ՛զէլ գ. Միջնորդութիւն. միջարկութիւն, միջադրութիւն։

To Interpóse ինթըրփօ՛զ բ, ն. Արկանել ընդ մէջ, խառնել. յապաղել. արկանել զանձն 'ի մէջ, զդէմ ունել, արգելուլ։

To Interpóse, բ, չ. Միջնորդել, միջնորդ

լինել. զդէմ առնել, դիմադրել, հակառա-կել:

Interpóser ինթըրբօ՛զըր գ. Ընդդիմակաց, հակառակող. միջնորդ:

Interposítion ինթըրբօզի՛շըն գ. Միջնոր-դութիւն, ձեռնտուութիւն. միջարկումն, միջադրութիւն. անջրպետ, խտրոց:

To Intérpret ինթը՛րբրէթ բ, ն. Թարգմա-նել, մեկնել, բացայայտել:

Intérpretable ինթը՛րբրէթէպըլ ած. Թարգ-մանելի, մեկնելի:

Interpretátion ինթըրբրէթէ՛շըն գ. Թարգ-մանութիւն, մեկնութիւն, լուծումն, բա-ցայայտութիւն:

Intérpretative ինթը՛րբրէթէթիվ ած. Թարգ-մանական, մեկնական:

Intérpretatively ինթը՛րբրէթէթիվլի մ. Թարգմանաբար, մեկնօրէն:

Intérpreter ինթը՛րբրէթըր գ. Թարգման, մեկնիչ, բացայայտիչ, ցուցակ:

Interpúnction ինթըրբը՛նքշըն գ. Կիտա-դրութիւն:

Interrégnum, Interréign ինթըրրէ՛կնըմ, ինթըրրէ՛յն գ. Միջոց պարապոյ թագաւորու-թեան, անիշխանութիւն:

To Intérrogate ինթէ՛րրօկէյթ բ, ն, և չ. Հարցանել, քննել, խնդրել:

Interrogátion ինթըրրօկէ՛շըն գ. Հարցումն, հարցուած, խնդիր. հարցական նշան կամ կէտ:

Interrógative ինթըրրօ՛կէթիվ գ. Հարցա-կան դերանուն:

Interrógative, ած. Հարցական:

Interrógatively ինթըրրօ՛կէթիվլի մ. Հարց-մամբ:

Interrógator ինթէրրօ՛կէթըր գ. Հարցա-նող:

Interrógatory ինթըրրօ՛կէթըրի գ. Հար-ցումն, հարցուած, հարցափորձ, քննումն:

Interrógatory, ած. Հարցական, հար-ցանողական:

Interrúpt ինթըրրը՛փթ ած. Խրամատեալ, բաժանեալ, հերձեալ:

To Interrúpt, բ, ն. Ընդհատել, ընդմի-ջել, դադարեցուցանել, կարճել, խափա-նել. անջատել, բաժանել, խրամատել:

Interrúptedly ինթըրրը՛փթէտլի մ. Ընդ-հատ, ընդհատութեամբ:

Interrúpter ինթըրրը՛փթըր գ. Խրամատող, խափանիչ, որ ընդհատէ:

Interrúption ինթըրրը՛փշըն գ. Խրամա-տութիւն. ընդհատութիւն. խափանումն. դադարումն:

Interscápular ինթըրսքէ՛փիուլըր ած. Թի-կնամիջոց:

To Interscínd ինթըրսի՛նտ բ, ն. Կտրել, հատանել. ընդ մէջ ձեղքել:

To Interscríbe ինթըրսքրա՛յպ բ, ն. Գրել 'ի միջի:

Intersécant ինթըրսի՛քէնթ ած. Ընդհա-տող, հատանող ընդ մէջ:

To Intersect ինթըրսէ՛քթ բ, ն, և չ. Ընդ-հատել կամ հատանել զմիմեանս:

Intersection ինթըրսէ՛քշըն գ. Ընդհա-տութիւն կամ կէտ ընդհատութե (գծից):

To Intersért ինթըրսէ՛րթ բ, ն. Խառնել, արկանել 'ի մէջ, յաւելուլ:

Intersértion ինթըրսէ՛րշըն գ. Խառնուած, խառնումն, յաւելուած:

To Interspérse ինթըրսփէ՛րս բ, ն. Սփռել կամ ցանել, մուծանել 'ի մէջ:

Interspérsion ինթըրսփէ՛րշըն գ. Ցանումն կամ սփռումն աստ և անդ:

Interstéllar ինթըրսթէ՛լլըր ած. Ընդ մէջ աստեղաց:

I'nterstice ինթըրսթիս գ. Բացատութի, անջրպետութիւն, անջրպետ, խտրոց. մի-ջոց ժամանակի:

Interstítial ինթըրսթի՛շըլ ած. Որ ունի միջոց կամ անջրպետութիւն:

Intertéxture ինթըրթէ՛քսչիուր գ. Ծարա-մանութիւն, հիւսուած, խառնումն:

To Intertwíne, Intertwíst ինթըրթուա՛յն, ինթըրթուի՛սթ բ, ն. Հիւսել, անկանել, խառ-նել, յօդել, կապել:

I'nterval ինթըրվըլ գ. Բացատութիւն, անջրպետութիւն, միջոց, անջրպետ, վայր. միջոց ժամանակի. ժամանակ զգաստու-թեան (յիմարաց):

Intervéne ինթըրվի՛ն գ. Դիմադրութի, միջնորդութիւն:

To Intervéne, բ, չ. Ի մէջ մտանել, ընդ մէջ անցանել. ընդհատիլ. պատահել, դէպ լինել:

Intervénient ինթըրվի՛նիէնթ ած. Միջ-նորդ, միջանկեալ:

Intervéntion ինթըրվէ՛նշըն գ. Միջնոր-դութի. նպաստ, օգնութի. միջարկութի:

To Intervért ինթըրվէ՛րթ բ, ն. Շրջել, դարձուցանել. խոտորեցուցանել, խոտա-մանկել, խարդախել:

Interview ինթըրվի՛ու գ. Տեսութիւն մի-մեանց, հանդիպումն իրերաց, խօսակցու-թիւն կամ զրոյց ընդ միմեանս:

To Intervólve ինթըրվօ՛լվ բ, ն. Պատա-տել կամ խառնել ընդ միմեանս:

To Interweave ինթըրուի՛վ բ, ն. Հիւսել, անկանել, յօդել, խառնել, պատատել ընդ միմեանս:

To Interwísh ինթըրուի՛շ բ, ն. Ցանկալ միմեանց կամ փոփոխակի:

Intéstable ինթէ՛սթէպըլ ած. Որ ոչ կարէ լինել վկայ. որ ոչ կարէ առնել կտակ:

Intéstate ինթէ՛սթէյթ ած. Անկտակ:

Intestínal ինթէսթի՛նէլ ած. Աղեաց, փորոտեաց:

Intéstine ինթէ՛սթին գ. Աղիք, փորոտիք, ընդերք:

Intéstine, ած. Ներքին, ընտանի. փորոտեաց:

To Inthrál ինթհրօ՛լ բ, ն. Գերել, գերի առնել, ծառայեցուցանել:

Inthrálment ինթհրօ՛լմէնթ գ. Գերութի՛, սարկութիւն, ծառայութիւն:

To Inthróne ինթհրօ՛ն բ, ն. Նստուցանել յաթոռ թագաւորութեան:

I'ntimacy ի՛նթիմէսի գ. Մտերմութիւն, սերտ բարեկամութիւն:

I'ntimate ի՛նթիմէյթ ած. Ներքին, ընտանի. մերձաւոր. մտերիմ, սերտ բարեկամ:

To I'ntimate, բ, ն. Ծանուցանել, ազդարարել, նշանակել:

I'ntimately ի՛նթիմէյթլի մ. Սերտիւ, 'ի ներքուստ. սեռն սիրով, մտերմաբար. անբաժան, կից:

Intimátion ինթիմէ՛յշըն գ. Ազդումն, ծանօթութիւն, ակնարկութիւն. տեսութի՛, նշան, նշանակ:

I'ntime ի՛նթիմ ած. Ներքին:

To Intímidate ինթի՛միտէյթ բ, ն. Երկեցուցանել, ահ արկանել:

Intíre ինթա՛յր ած. Ամբողջ, լրացեալ, անթերի, անպակաս: Տես Entire.

Intíreness ինթա՛յրնէս գ. Ամբողջութիւն, կատարելութիւն:

I'nto ի՛նթու նխ. Ի, յ, 'ի ներքս, 'ի մէջ. ընդ, 'ի ձեռն:

Intólerable ինթօ՛լէրէպըլ ած. Անտանելի, անբերելի, անհնարին, դժոխըմբեր:

Intólerableness ինթօ՛լէրէպըլնէս գ. Անհնարին դժուարութիւն, դժոխըմբերութի՛:

Intólerably ինթօ՛լէրէպլի մ. Յանհնարինս, կարի յոյժ, դժոխըմբերաբար:

Intólerant ինթօ՛լէրէնթ ած. Անժոյժ, անհամբեր, կարճամիտ:

To Intómb ինթու՛մ բ, ն. Թաղել, դնել 'ի գերեզմանի կամ 'ի շիրմի:

To I'ntonate ի՛նթօնէյթ բ, ն. Որոտալ, գոչել:

Intonátion ինթօնէ՛յշըն գ. Որոտումն:

To Intóne ինթօ՛ն բ, չ. Նախերգել, սկսանել զերգն:

To Intórt ինթօ՛րթ բ, ն. Գալարել, ոլորել:

To Intóxicate ինթօ՛քսիքէյթ բ, ն. Արբեցուցանել, յիմարեցուցանել. թունել, դեղել. հրապուրել:

Intoxicátion ինթօքսիքէ՛յշըն գ. Արբեցութիւն, զինեհարութիւն:

Intráctable ինթրէ՛քթէպըլ ած. Անհամբոյր, անձեռնընդել, դեգ, ապառում:

Intráctableness ինթրէ՛քթէպըլնէս գ. Ժանտութիւն, յամառութիւն, դեգութիւն:

Intráctably ինթրէ՛քթէպլի մ. Ապառումն, խժդժաբար, մոլեգին:

Intranquíllity ինթրէնքուի՛լլիթի գ. Անհանգստութիւն, անհանդարտութիւն:

Intránsitive ինթրէ՛նսիթիվ ած. Անանցանելի, անփոխադրական, ինացական:

Intransmútable ինթրէնսմիու՛թէպըլ ած. Անփոփոխելի, անյեղլի, անփոխադրելի, որ ոչ փոխի յայլ գոյացութիւն:

To Intréasure ինթրէ՛ժիուր բ, ն. Գանձել, մթերել, շտեմարանել:

To Intrénch ինթրէ՛նչ բ, չ. Հատանել. զրկել, յափշտակել, գրաւել:

To Intrénch, բ, ն. Փոս հատանել, փորել. պատնէշ կանգնել:

Intrénchant ինթրէ՛նչէնթ ած. Անհատանելի, անհարկանելի, անվիրաւորելի:

Intrénchment ինթրէ՛նչմէնթ գ. Կանգնումն պատնիշի, պատնէշ:

Intrépid ինթրէ՛փիտ ած. Աներկիւղ, անվեհեր, արի, քաջասիրտ:

Intrepídity ինթրիփի՛տիթի գ. Աներկիւղութիւն, անվեհեր արութիւն:

Intrépidly ինթրէ՛փիտլի մ. Աներկիւղ, անվեհեր քաջութեամբ, համարձակ:

I'ntricacy ի՛նթրիքէսի գ. Պատատումն, մանուած, խառնակութիւն, կնճիռն:

I'ntricate ի՛նթրիքէյթ ած. Պատատեալ, խառն, շփոթ, բազմակնճիռն, մթին:

To I'ntricate, բ, ն. Պատատել, խառնակել, շփոթել:

I'ntricately ի՛նթրիքէյթլի մ. Խառն 'ի խուռն, շփոթս:

I'ntricateness ի՛նթրիքէյթնէս գ. Խառնակութիւն, շփոթութիւն, մթութիւն:

Intrígue ինթրի՛կ գ. Հնարք, արուեստ, բանսարկութիւն, դաւակցութիւն. խառնակութիւն, շփոթութիւն, կնճիռն:

To Intrígue, բ, չ. Հնարել, արուեստակել, խորամանկել:

Intríguer ինթրի՛կըր գ. Հնարագէտ, խորամանկ, դաւաճնի հետամուտ:

Intríguingly ինթրի՛կինկլի մ. Խորամանկութեամբ, հնարիւք:

Intrínsecal ինթրի՛նսիքէլ ած. Ներքին, էնիկ, էական, անդստին. սերտ, մտերիմ:

Intrínsecally ինթրի՛նսիքէլլի մ. Ի բնէ, ըստ ինքեան, անդստին. ներքոյ, 'ի ներքուստ:

Intrínsecate ինթրի՛նսիքէյթ ած. Խառնակեալ, շփոթ, կնճռեալ:

Intrínsic ինթրի՛նսիք ած. Ներքին, էական, յատուկ, 'ի բնէ:

To Introdúce ինթրօտիու՛ս բ, ն. Մուծա_

նել 'ի ներքս. առնել սովորութիւն, սկըզբնաւորել. մուծանել 'ի բանս:

Introdúcer ինթրօտիուսըր գ. Մուծանող, որ 'ի ներքս ածէ. սկսանող, պատճառ, հեղինակ:

Introdúction ինթրօտը՛քշըն գ. Մուտք, սկզբնաւորութիւն, նախադուռն. մուծանելն կամ բերելն 'ի ներքս. ներածութիւն կամ կանխաբանութիւն (գրոց):

Introdúctive ինթրօտը՛քթիվ ած. Մուծանող, ներածական:

Introdúctory ինթրօտը՛քթըրի ած. Ներածական, նախադուռն:

Introgréssion ինթրօկրէ՛շըն գ. Մուտք, մտանելն:

Intróit ինթրօ՛յիթ գ. Ժամամուտ:

Intromíssion ինթրօմի՛շըն գ. Մուծանելն կամ բերելն 'ի ներքս:

To I'ntromit ինթրօմիթ բ, ն. Մուծանել կամ ընդունել 'ի ներքս:

To Introspéct ինթրօսփէ՛քթ բ, ն. Հայիլ 'ի ներքս:

Introspéction ինթրօսփէ՛քշըն գ. Հայեցուած 'ի ներքս, զննութիւն, դիտողութիւն:

Introvénient ինթրօվինիէնթ ած. Եկամուտ, եկ, մտեալ 'ի ներքս:

To Intrúde ինթրու՛տ բ, չ. Խառնել զանձն, մխիլ. սպրդիլ, մտանել:

To Intrúde, բ, ն. Մխել կամ մղել 'ի ներքս, վարել. բռնի մուծանել:

Intrúder ինթրու՛տըր գ. Միջամուխ յիրս օտարին, ձեռներէց, յանդուգն, յափըշտակող:

Intrúsion ինթրու՛ժըն գ. Մխումն, մըղումն. բռնի մուտք. բռնութիւն, յափըշտակութիւն, զրաւումն:

To Intrúst ինթրը՛սթ բ, ն. Ապաստան առնել, աւանդել, յանձնել, վստահանալ:

Intuítion ինթիուի՛շըն գ. Հայեցուած կամ տեսութիւն մտաց:

Intúitive ինթի՛ուիթիվ ած. Տեսական, հայեցողական. դէմ յանդիման (տեսութիւն Աստուծոյ):

Intuítively ինթիուի՛թիվլի մ. Դէմ յանդիման տեսութեամբ, յայտնապէս:

Intuméscence, Intuméscency ինթիումէ՛սսէնս, ինթիումէ՛սսէնսի գ. Այտուցումն, ուռուցումն:

Inturgéscence ինթըրճէ՛սսէնս գ. Այտուցումն, ուռուցումն:

Intúse ինթի՛ուզ գ. Պատառուած, ճեղքուած, վէրք:

To Intwíne ինթուա՛յն բ, ն. Ոլորել, հիւսել, յօդել, կապել, խառնել:

To Invåde ինվէ՛յտ բ, ն. Ասպատակել, արշաւել. գիմել, յարձակիլ 'ի վերայ. հասանել կամ յառնել 'ի վերայ. հարստահարել, բռնանալ, յափշտակել:

Inváder ինվէ՛յտըր գ. Ասպատակիչ, հէն, հրոսակ, աւարառու. յափշտակիչ, բըռնաւոր:

Invaléscence ինվէլէ՛սսէնս գ. Առողջութիւն, ոյժ, զօրութիւն:

Inválid ինվէ՛լիտ ած. Անվաւեր, անզօրական, անգործ:

To Inválidate ինվէ՛լիտէյթ բ, ն. Անվաւեր կամ անգործ առնել, 'ի դերև հանել, տկարացուցանել:

Invalíde ինվէլի՛տ գ. Հիւանդ, խօթ, տըկարացեալ:

Invalídity ինվէլի՛տիթի գ. Անվաւերութիւն. տկարութիւն, անզօրութիւն:

Inváluable ինվէ՛լիուէպլ ած. Անգին, մեծագանձ, պատուական յոյժ:

Inváriable ինվէ՛րիէպլ ած. Անայլայլելի, անփոփոխ, անշարժ, հաստատուն:

Inváriableness ինվէ՛րիէպլնէս գ. Անայլայլութիւն, անփոփոխութիւն:

Inváriably ինվէ՛րիէպլի մ. Անայլայլաբար, անփոփոխ:

Invásion ինվէ՛ժըն գ. Ասպատակութիւն, յարձակումն, արշաւանք, յափշտակութի. ըմբռնումն կամ հասանելն 'ի վերայ (հիւանդութեան):

Invásive ինվէ՛սիվ ած. Ասպատակիչ, բըռնի, թշնամական, յափշտակիչ:

Invéctive ինվէ՛քթիվ գ. Բանք կըշտամբանք, յանդիմանութի թշնամանօք, սաստ:

Invéctive, ած. Կշտամբանաց, յանդիմանական, թշնամանալից:

Invéctively ինվէ՛քթիվլի մ. Կշտամբանօք, թշնամանօք, սաստիւ, չարաչար:

To Invéigh ինվէ՛յ բ, ն. Կշտամբել չարաչար, յանդիմանել խստիւ, թշնամանել, խաղալ բանիւք 'ի վերայ ուրուք:

Invéigher ինվէ՛յըր գ. Թշնամանող, արհամարհող, նախատիչ, այպանող:

To Invéigle ինվի՛կըլ բ, ն. Հրապուրել, յանկուցանել, ձգել. խաբել, պատրել, մոլորեցուցանել:

Invéigler ինվի՛կլըր գ. Հրապուրիչ. յանկուցիչ. խաբող, պատրող:

To Invént ինվէ՛նթ բ, ն. Հնարել, ստեղծել, գտանել. յօդել ստութեամբ, կեղծել. նիւթել, մեքենայել, խորամանկել. պատրաստել, ձևացնել:

Invéntion ինվէ՛նշըն գ. Գիւտ, հնարք, հանճար, արուեստ, ճարտարութի. կեղծիք, ստութիւն, նենգ:

Invéntive ինվէ՛նթիվ ած. Գտողական, ստեղծիչ. հնարագիւտ, ճարտար, ծնընդական:

Invéntor ինվէ՛նթըր գ. Գտիչ, հեղինակ, առաջնորդ, ճարտարապետ:

Inventórially ինվէնթօ՛րիէլլի մ. Իբրև ըղ֊տումար կամ ցուցակ:

I'nventory ի՛նվէնթօրի գ. Տումար, ցուցակ, համարագիր, կտակ վաճառաց:

To I'nventory, բ, ն. Տումար առնել, գրել՚ի կտակ վաճառաց. յօրինել ցուցակ կամ ցանկ իրաց:

Invéntress ինվէ՛նթրէս գ. Կին գտակ կամ [հեղինակ:

Invérse ինվէ՛րս ած. Հակադարձ, փոխադարձ կամ խոտորնակ (համեմատութիւն):

Invérsion ինվէ՛րշըն գ. Հակադարձութիւն, անդրադարձութիւն, շրջումն. փոփոխութիւն, փոխադրութիւն:

To Invért ինվէ՛րթ բ, ն. Շրջել, վեր՚ի վայր առնել. դարձուցանել, խոտորեցուցանել:

Invértedly ինվէ՛րթէտլի մ. Խոտորնակի:

To Invést ինվէ՛սթ բ, ն. Զգեցուցանել, զարդարել, հանդերձել. կարգել, հաստատել, զետեղել. տալ, շնորհել. պատել, պաշարել, շուրջ փակել:

Invéstient ինվէ՛սշընթ ած. Որ զգեցուցանէ կամ պատէ:

Invéstigable ինվէ՛սթիկէպլ ած. Քննելի, հետազօտելի:

To Invéstigate ինվէ՛սթիկէյթ բ, ն. Քննել, հետազօտել, յուզել, ճշգրտել:

Investigátion ինվէսթիկէ՛յշըն գ. Հետազօտութիւն, խոյզ, խնդիր, քննութիւն:

Invéstiture ինվէ՛սթիչըր գ. Տուչութիւն տէրութեան կամ իշխանութեան. իշխանութիւն կամ իրաւունք տուչութեան:

Invéstment ինվէ՛սթմէնթ գ. Պատմուճան, զգեստ, հանդերձ, ձորձ, վերարկու:

Invéteracy ինվէ՛թէրէսի գ. Հնացեալ սովորութիւն. բազմաժամանակեայ հիւանդութիւն:

Invéterate ինվէ՛թէրէյթ ած. Հին, վաղեմի, բազմաժամանակեայ:

To Invéterate, բ, ն. Հնացուցանել:

Invéterateness ինվէ՛թէրէյթնէս գ. Հնութիւն, հնացեալ սովորութիւն:

Inveterátion ինվէթէրէ՛յշըն գ. Հնութիւն, հնացեալ սովորութիւն:

Invídious ինվի՛տիըս ած. Նախանձոտ, չարակամ, մախացող. նախանձելի, ատելի:

Invídiously ինվի՛տիըսլի մ. Նախանձու, մախանօք, չարութեամբ, խեթիւ:

Invídiousness ինվի՛տիըսնէս գ. Նախանձ, ատելութիւն:

To Invígorate ինվի՛կօրէյթ բ, ն. Զօրացուցանել, քաջալերել, խրախուսել:

Invigorátion ինվիկօրէ՛յշըն գ. Զօրութիւն, քաջալերութիւն:

Invíncible ինվի՛նսիպլ ած. Անյաղթելի. աննուաճելի, անպարտելի:

Invíncibleness ինվի՛նսիպլնէս գ. Անյաղթութիւն:

Invíncibly ինվի՛նսիպլի մ. Անյաղթ, անպարտելի քաջութեամբ:

Invíolable ինվա՛յօլէպլ ած. Անխախտելի, անեղծ, անվթար. անդրժելի, անքակ, անլուծանելի. անխոց, անապական:

Invíolably ինվա՛յօլէպլի մ. Անարատաբար, անվթար:

Invíolate ինվա՛յօլէյթ ած. Անխախտելի, անդրժելի, անարատ, ամբիծ, կատարեալ. անվթար:

I'nvious ի՛նվիըս ած. Անանց, դժուարագնաց, անկոխ:

To Invíscate ինվի՛սքէյթ բ, ն. Ծաղել, ըմբռնել:

Invisibílity ինվիզիպի՛լիթի գ. Անտեսութիւն:

Invísible ինվի՛զիպլ ած. Անտեսանելի, անտես, աներևոյթ:

Invísibly ինվի՛զիպլի մ. Անտեսաբար, յաներևոյթս, աներևակի:

Invitátion ինվիթէ՛յշըն գ. Հրաւէր:

Invítatory ինվի՛թէթօրի ած. Հրաւիրանաց, յորդորական:

To Invíte ինվա՛յթ բ, ն. Հրաւիրել, կոչել. յորդորել, յօժարեցուցանել, ձգել, հրապուրել:

To Invíte, բ, չ. Հրաւիրել, յորդորել:

Invíter ինվա՛յթըր գ. Հրաւիրող, հրաւիրակ. հրապուրող:

Invítingly ինվա՛յթինկլի մ. Հրաւիրանաւ կամ հրապուրանօք:

To Inúmbrate ինը՛մպրէյթ բ, ն. Հովանի առնել, հովանաւորել:

Inúnction ինը՛նքշըն գ. Օծումն, օծումն:

Inundátion ինընտէ՛յշըն գ. Հեղեղ, ողողումն. հոսանք, բազմութիւն:

To I'nvocate ի՛նվօքէյթ բ, ն. Կոչել կամ կարդալ յօգնութիւն, մաղթել:

Invocátion ինվօքէ՛յշըն գ. Կոչումն, աղօթք, մաղթանք, աղերս. կոչ, կարդացումն:

I'nvoice ի՛նվօյս գ. Ցուցակ կամ պիտակ վաճառաց առաքելոց կամ բեռանց նաւու:

To Invóke ինվօ՛ք բ, ն. Կոչել կամ կարդալ յօգնութիւն, մաղթել, աղերսել, խնդրել:

To Invólve ինվօ՛լվ բ, ն. Պատատել, պատել, ծրարել, փաթութել, ծածկել. փակել, պարունակել. պաշարել, շաղել, արկանել. կնճռել, շփոթել:

Invóluntarily ինվօ՛լընթէրիլի մ. Ակամայ, բռնի, յակամայ կամս:

Invóluntary ինվօ՛լընթէրի ած. Ակամայ, դժկամակ, բռնի:

Involútion ինվըլիուշըն գ. Պատատումն, փաթաթումն. կնճիռն, խառնակութիւն, դժուարութիւն. փաթոյթ:

To Inúre ինիուր բ, ն. Սովորեցուցանել, կրթել, մարզել:

Inúrement ինիուրմէնթ գ. Սովորութիւն, կրթութիւն, մարզութիւն:

To Inúrn ինըրն բ, ն. Թաղել 'ի շիրմի, դնել 'ի դամբարանի:

Inústion ինըսչըն գ. Խարումն, կիզումն, այրումն:

Inútile ինիութիլ ած. Անօգուտ, անպիտան, անշահ, ընդունայն:

Inutílity ինիութիլիթի գ. Անշահութիւն, անպիտանութիւն, ունայնութիւն:

Invúlnerable ինվըլնէրէպըլ ած. Անվիրաւորելի, անխոց, անխոցելի:

To Inwáll ինուօլ բ, ն. Պատել, շրջապատել, պարսպել:

I'nward ինուըրտ գ. Ներքինն, ներքին մասն, ընդերք, փորոտի. մտերիմ բարեկամ:

I'nward, ած. Ներքին. խոր, խորին. մտերիմ, ընտանի, սերտ:

I'nward, I'nwards ինուըրտզ մ. Ի ներքս, 'ի ներքուստ, 'ի ներքս անդր. 'ի խորս, խորագոյնս:

I'nwardly ինուըրտլի մ. Ի ներքս, 'ի սրտի. 'ի ներքուստ, ներքոյ. առ 'ի ներքս, 'ի խորս, խորագոյնս, 'ի գաղտնիս:

I'nwardness ինուըրտնէս գ. Մտերմութի, ընտանութիւն:

To Inwéave ինուիվ բ, ն. Հիւսել, անկանել, ոլորել, յեռուլ, խառնել:

To Inwóod ինուուտ բ, ն. Ծածկել յանտառի:

To Inwráp ինրէփ բ, ն. Պատատել, փաթութել, պատել. կնճռել, դժուարացուցանել, մթացուցանել:

Inwróught ինրօթ ած. Նկարակերտ, ծաղկենկար, ծաղկեայ:

To Inwréathe ինրիթհ բ, ն. Հիւսել, բոլորել. պատել:

Ióta այօթա գ. Յովտ, նշանախեց:

Ipecacuánha իփիքէքիուէնհէ գ. Ամերիկեան մաղձագեղ, ռսկեատակ:

Iráscible այրէսիպըլ ած. Ցասմնական, սրտմտական:

Ire այր գ. Բարկութիւն, սրտմտութիւն, ցասումն:

I'reful այրֆուլ ած. Լի բարկութեամբ, զայրացեալ, ցասմնոտ, անհնարին:

I'refully այրֆուլլի մ. Ցասմամբ:

I'ris այրիս գ. Ծիածան, աղեղն երկնից. լուսափայլութիւն 'ի ձև ծիածանի. ծիածան աչաց. հիրիկ (բոյս):

To Irk էրք բ, ն. Ցաւեցուցանել, վշտացուցանել: It irks me, ցաւ է ինձ, դժուարիմ ընդ այդ:

I'rksome էրքսըմ ած. Նեղիչ, ձանձրալի, անհաճոյ, դժնդակ, անտանելի:

I'rksomely էրքսըմլի մ. Տաղտկացուցանելով, 'ի ձանձրոյթ:

I'rksomeness էրքսըմնէս գ. Տաղտկութի, ձանձրութիւն, դժնդակութիւն:

I'ron այըրն գ. Երկաթ. (արդուկ): – s, շղթայ, կապանք:

I'ron, ած. Երկաթի. խիստ, անողոքելի. ամուր, կարծրակուռ:

To I'ron, բ, ն. Ցղկել 'ի ձեռն երկաթոյ. սնդել 'ի շղթայս, արկանել 'ի կոճեղս:

Irónical այրօնիքէլ ած. Հեգնական:

Irónically այրօնիքէլլի մ. Հեգնօրէն, հեգնութեամբ: [ճառ:

Ironmónger այըրնմընկըր գ. Երկաթավաճառ:

I'ronwood այըրնուուտ գ. Ազգ ինչ կարծր փայտի:

I'ronwort այըրնուըրթ գ. Խոտ ինչ:

I'rony այրընի գ. Հեգնութիւն:

I'rony այըրնի ած. Երկաթի. երկաթախառն:

Irrádiance, Irrádiancy իրրէտիէնս, իրրէտիէնսի գ. Ճառագայթումն, արձակումն ճառագայթից. ճառագայթ, լոյս, փայլումն, նշոյլ:

To Irrádiate իրրէտիէյթ բ, ն. Լուսաւորել ճառագայթիւք, ճառագայթել. լուսաւորել, պայծառացուցանել. փայլփլել:

Irradiátion իրրէտիէշըն գ. Ճառագայթումն, արձակումն ճառագայթից. ճառագայթ, լուսափայլութիւն:

Irrátional իրրէշընէլ ած. Անբան, անխօս, անասուն. հակառակ բանի, անբանաւոր, անիրաւ, անտեղի:

Irrationálity իրրէշընէլիթի գ. Անբանութի:

Irrátionally իրրէշընէլլի մ. Անբանաբար. յանդգնաբար, յանիրաւի:

Irrecláimable իրրիքլէյմէպըլ ած. Անուղղայ, անխրատ, անուղղելի:

Irreconcílable իրրէքօնսայլէպըլ ած. Անհաշտ, ոխերիմ. անմիաբան, անհամաձայն, հակառակ:

Irreconcílableness իրրէքօնսայլէպըլնէս գ. Անհաշտութիւն, անմիաբանութիւն:

Irreconcílably իրրէքօնսայլէպլի մ. Անհաշտ:

Irreconcíled իրրէքօնսայլտ ած. Անքաւելի:

Irrecóverable իրրիքըվըրէպըլ ած. Անգտանելի, անգիւտ. անդարմանելի, անբժշկելի:

Irrecóverably իրրիքըվըրէպլի մ. Անյոյս, անդարման, աններողելի: [ծելի:

Irredúcible իրրիտիուսիպըլ ած. Անվերա.

Irrefragability ԻՐՐԷՖՐԷԿԷՊԻԼԻԹԻ գ. Անդիմադարձութիւն, ստուգութիւն։

Irrefragable ԻՐՐԷՖՐԷԿԷՊԸԼ ած. Անդիմադարձ, անհակառակելի, անշուշտ, ստոյգ, հաւաստի։

Irrefragably ԻՐՐԷՖՐԷԿԷՊԼԻ մ. Անցրելի փաստիւք, անշուշտ, հաւաստեաւ, քաջիկ։

Irrefutable ԻՐՐԷՖԻՈՒԹԷՊԸԼ ած. Անցրելի, անջնջելի, անհերքելի։

Irrégular ԻՐՐԷԿԻՈՒԼԸՐ ած. Անկանոն, ապարականոն, անկարգ։

Irregulárity ԻՐՐԷԿԻՈՒԼԷՐԻԹԻ գ. Անկանոնութիւն. անկարգութիւն։

Irrégularly ԻՐՐԷԿԻՈՒԼԸՐԼԻ մ. Անկանոնաբար, անկարգս, անկանոնս։

To Irrégulate ԻՐՐԷԿԻՈՒԼԷՅԹ բ, ն. Առնել անկանոն, անկարգացուցանել, խանգարել։

Irrélative ԻՐՐԷԼԷԹԻՎ ած. Առանձին, զատ, միայնակ։

Irrelígion ԻՐՐԻԼԻՃԸՆ գ. Անկրօնութիւն, անհաւատութիւն։

Irrelígious ԻՐՐԻԼԻՃԸՍ ած. Անկրօն, անհաւատ, ամբարիշտ, անօրէն։

Irrelígiously ԻՐՐԻԼԻՃԸՍԼԻ մ. Ամբարշտաբար, անկրօնութեամբ։

Irrémeable ԻՐՐԻՄԻԷՊԸԼ ած. Անդարձ, անզերծ, անել, անձողոպրելի։

Irremédiable ԻՐՐԻՄԻՏԻԷՊԸԼ ած. Անբժշկելի, անդարմանելի, անհնարաւոր։

Irremédiably ԻՐՐԻՄԻՏԻԷՊԼԻ մ. Անդարման, առանց հնարից։

Irremíssible ԻՐՐԻՄԻՍԻՊԸԼ ած. Անթողլի, անքաւելի, աններելի։

Irremíssibleness ԻՐՐԻՄԻՍԻՊԸԼՆԷՍ գ. Անթողութիւն, լինելն անթողլի։

Irremóvable ԻՐՐԻՄՈՒՎԷՊԸԼ ած. Անշարժ, անդրդուելի, անփոփոխ։

Irrenówned ԻՐՐԻՆԱՈՒՆՏ ած. Անանուն, վատահամբաւ, անարգ։

Irréparable ԻՐՐԷՓԷՐԷՊԸԼ ած. Աննորոգելի, անդարմանելի, անգիւտ։

Irréparably ԻՐՐԷՓԷՐԷՊԼԻ մ. Անճարակ 'ի հնարից, անգիւտ տուժանօք։ [կանաւոր։

Irrepléviable ԻՐՐԻՓԼԷՎԻԷՊԸԼ ած. Անփրր_

Irreprehénsible ԻՐՐԷՓՐԻՀԷՆՍԻՊԸԼ ած. Անստգտանելի, անստգիւտ, անպարսաւ։

Irreprehénsibly ԻՐՐԷՓՐԻՀԷՆՍԻՊԼԻ մ. Անստգիւտ, անպարսաւ, անարատաբար։

Irrepreséntable ԻՐՐԷՓՐԻԶԷՆԹԷՊԸԼ ած. Աներեւակայելի, որ ոչ անկանի ընդ տեսութեամբ մտաց։

Irrepróachable ԻՐՐԻՓՐՕՉԷՊԸԼ ած. Անբասգիւտ, անպարսաւ, անմեղադրելի։

Irrepróachably ԻՐՐԻՓՐՕՉԷՊԼԻ մ. Յանբասգիւտս, առանց մեղադրութեան կամ պարսաւանաց։

Irrepróveable ԻՐՐԻՓՐՈՒՎԷՊԸԼ ած. Անմերժելի, անստգիւտ, անպարսաւ։

Irresistibílity ԻՐՐԻԶԻՍԹԻՊԻԼԻԹԻ գ. Անդիմադարձութիւն։

Irresístible ԻՐՐԻԶԻՍԹԻՊԸԼ ած. Անդիմադարձ, անհակառակելի։

Irresístibly ԻՐՐԻԶԻՍԹԻՊԼԻ մ. Անդիմադարձ, անհրաժեշտ։

Irrésoluble ԻՐՐԷԶՕԼԻՈՒՊԸԼ ած. Անլուծանելի, անլոյծ, անքակտելի։

Irrésolubleness ԻՐՐԷԶՕԼԻՈՒՊԸԼՆԷՍ գ. Անքակութիւն։

Irresólvedly ԻՐՐԻԶՕԼՎԷՏԼԻ մ. Յերկբայս, տարտամութեամբ, անորոշ։

Irrésolute ԻՐՐԷԶՕԼԻՈՒԹ ած. Երկմիտ, վարանամիտ, տարտամ։

Irrésolutely ԻՐՐԷԶՕԼԻՈՒԹԼԻ մ. Յերկբայս, տարտամութեամբ, 'ի վարանս։

Irresolútion ԻՐՐԷԶՕԼԻՈՒՇԸՆ գ. Երկմտութիւն, վարանք, տարտամութիւն։

Irrespéctive ԻՐՐԻՍՓԷՔԹԻՎ ած. Որ ոչ հայի առ այլ, անկախ, ազատ, բացարձակ։

Irrespéctively ԻՐՐԻՍՓԷՔԹԻՎԼԻ մ. Անկախ, բացարձակապէս, ըստ ամենայնի։

Irretriévable ԻՐՐԻԹՐԻՎԷՊԸԼ ած. Աննորոգելի, անդարմանելի։

Irretriévably ԻՐՐԻԹՐԻՎԷՊԼԻ մ. Անճարակ 'ի հնարից, անգիւտ տուժանօք։

Irréverence ԻՐՐԷՎԷՐԷՆՍ գ. Անակնածութիւն, անպատկառութիւն, անպատուութիւն, անարգութիւն։

Irréverent ԻՐՐԷՎԷՐԷՆԹ ած. Անպատկառ, ժպիրհ, անամօթ, լիրբ։

Irréverently ԻՐՐԷՎԷՐԷՆԹԼԻ մ. Անպատկառաբար, առանց ակնածութեան։

Irrevérsible ԻՐՐԻՎԷՐՍԻՊԸԼ ած. Անդարձ, անփոփոխ, անջեղջ, անհրաժեշտ։

Irrevérsibly ԻՐՐԻՎԷՐՍԻՊԼԻ մ. Անդարձ, անհրաժեշտ։

Irrévocable ԻՐՐԷՎՕՔԷՊԸԼ ած. Աննահանջելի, անդարձ, անվրէպ, անհրաժեշտ։

Irrévocably ԻՐՐԷՎՕՔԷՊԼԻ մ. Անդարձ, ամենայն հաստատութեամբ, անշուշտ։

To I'rrigate ԻՐՐԻԿԷՅԹ բ, ն. Ոռոգել, ոռոգանել, արբուցանել, թանալ, թրջել։

Irrigátion ԻՐՐԻԿԷՇԸՆ գ. Ոռոգումն, արբուցումն։

Irríguous ԻՐՐԻԿԻՈՒԸՍ ած. Ջրարբի, յուռթի. ոռոգեալ, թացեալ, խոնաւ։

Irrísion ԻՐՐԻԺԸՆ գ. Այպն, կատակ, ծաղր, ձաղանք։

To I'rritate ԻՐՐԻԹԷՅԹ բ, ն. Գրգռել, ըղգրգռել, զայրացուցանել. շարժել, մղել, արծարծել, վառել։

Irritátion ԻՐՐԻԹԷՇԸՆ գ. Գրգռումն, գրգիռ, շարժումն, մղումն։

Irrúption իրրէփշըն գ. Գրոհ, յարձակումն, արշաւանք, ասպատակութիւն. հոսումն, զեղումն, յորդութիւն:

Is իզ. Երրորդ դէմք յեզական սահմանական ներկայի to Be բայի, ըննել: He կմ it is, է: Երբեմն համառօտ գրի 's, զոր օրինակ there's, փոխանակ there is.

Ischiádic իսգիէտիգ ած. Սրունից կամ ազդրոց. ոսկրացաւ:

Ischurétic իսգիուրէթիգ գ. Դեղ միզադրութեան:

I'schury իսգիուրի գ. Միզարգելութիւն, անմիզութիւն:

I'sicle այսիգըլ գ. Սառն կախեալ:

Isingláss այզինկլէս գ. Սոսինձ ձկան: — stone, հանք ինչ:

I'sland այլէնտ գ. Կղզի:

I'slander այլէնտըր գ. Կղզեցի, կղզեբնակ:

Isle այլ գ. Կղզի. Թև կամ ձեմելիք շինուածոց:

Isoperimétrical այսօփէրիմէթրիգըլ ած. Զուգաշրջանակ (ձև երկրաչափական):

Isósceles այսօսըլիզ գ. Երկկողմնահաւասար (եռանկիւն):

I'ssue իշշիու գ. Ելք. վախճան, կատարած, աւարտ, ելք. հետևանք. խարան, երակահատութիւն. հոսումն կամ բղխումն արեան, տեւատևութիւն. ծնունդ, զաւակ, սերունդ. ծախք. օգուտ, շահ, եկամուտ:

To I'ssue, բ, չ. Ելանել, բղխել, հոսել. յարձակիլ, դիմել, խաղալ, անցանել. ծնանիլ, սերիլ. ծագիլ, յառաջ գալ:

To I'ssue, բ, ն. Հանել, տալ, հրատարակել:

I'ssueless իշշիուլէս ած. Անզաւակ, անորդի, անսերունդ:

I'sthmus իսթմըս գ. Պարանոց ծովու, ցամաքակիրճ:

It իթ. դեր. չէզոք. Նա, դա, սա, այն, այդ, այս. երբեմն համառօտ գրի 't, զոր օրինակ to 't, փոխանակ to it.

Itch իչ գ. Մարմաջ, քոս, բոր. մարմաջ, մարմաջումն. տենչ: [չալ:

To Itch, բ, չ. Մարմաջել. կարի իմն տենչալ:

I'tchy իչի ած. Քոսոտ, բորոտ:

I'tem այթէմ մ. Դարձեալ, և ևս:

I'tem, գ. Նորոգ հաշիւ կամ մասն. խորհուրդ. խրատ, ակնարկութիւն:

To I'terate իթէրէյթ բ, ն. Կրկնել, երկրորդել:

I'terant իթէրէնթ ած. Կրկին, երկրորդեալ. որ երկրորդէ: [կրորդումն:

Iterátion իթէրէշըն գ. Կրկնութիւն, երկրորդումն:

Itínerant այթինէրէնթ ած. Շրջօղ, ասպանդական:

Itínerary այթինէրէրի գ. Ուղեգիրք, ուղեցոյց մատեան: [ղոյ:

Itínerary, ած. Ճանապարհական, ուղղոյ:

Itsélf իթսէլֆ դեր. չէզոք. Նա ինքն, նոյն ինքն, ինքն:

I'vory այվըրի գ. Ժանիք փղաց, փղոսկր:

I'vory, ած. Փղոսկրեայ:

I'vy այվի գ. Բաղեղն:

I'vyed, I'vied այվիտ ած. Բաղեղնապատ:

J

J ճէյ Ճ: Տասներորդ և բաղաձայն տառ այբուբենից Անգղիացւոց:

To Jábber ճէպըր բ, չ. Բարբանջել, շաղակրատել:

Jábberer ճէպըրըր գ. Բարբանջօղ, շաղակրատ, խառնախօս:

Jácent ճէյսէնթ ած. Ընկողմանեալ, անկեալ:

Jácinth ճէսինթհ գ. Յակինթ:

Jack ճաէք գ. Յովնիկ. կօշկահան. անիւ շամփրոյ խորակաց. շամփրաշուրջ. կանկաձուկն. վերտ, զրահ վերտեալ. նպատակ գնդակախաղութեան. լարաբարձք. արու կենդանեաց ոմանց. գործիք ինչ. նշան կամ գոյն նաւու. խորամանկ, ճարտար:

Jack boots ճէք պութս գ. Կօշիկ կամ պահպանակ սրունից, ամնապան:

Jack by the hedge ճէք պայ թհի հէճ գ. Սխտորախոտ (լա. alliaria).

Jack pudding ճէք փուտինկ գ. Մխնօ, խեղկատակ, ծաղրածու:

Jack with-a-lantern ճէք ուիթհ-էյ-լէնթըրն գ. Հուր մոլի:

Jackál ճէքօլ գ. Շնագայլ:

Jackalént ճէքէլէնթ գ. Անարի ոք:

Jáckanapes ճէքէնէյփս գ. Կապիկ. անմիտ, անզգամ:

Jackdáw ճէքտօ գ. Կաչաղակ կամ Թռչուն որ ուսանի խօսիլ:

Jácket ճէքէթ գ. Զգեստ ինչ կարճ, տաբատոկ, վարտապանակ: [ինչ:

Jácob's ladder ճէյգօպզ լէտըր գ. Տունկ

Jácob's staff ճէյգօպզ ստէֆ գ. Յուպ պանդխտաց կամ ուխտաւորաց. գաւազան զինակիր. աստղաբաշխ: [ւոր:

Jácobine ճէգօպին գ. Աղաւնի կատարաւոր:

Jactitátion ճէքթիթէշըն գ. Խռովութիւն, անհանգստութիւն, նեղութիւն. խրախանք. անիրաւ պահանջումն:

Jaculátion ճէքիուլէշըն գ. Ընկեցումն, արձակումն, ձգումն (նետից)։

Jade ճէյտ գ. Գրաստ անպիտան. կին ապաքէղի կամ արհամարհ. ազգ կճոյ։

To Jade, բ, ն. Աշխատ առնել, նեղել, ձանձրացուցանել, լքուցանել, հարստահարել, ընկճել, նուաճել։

To Jade, բ, չ. Պարտասիլ, լքանիլ, ընկճիլ, ձեռնթափ լինել։

Jádish ճէյտիշ ած. Վատթար, անպիտան, գծուծ. անժուժկալ, անառակ։

Jagg ճակ գ. Ցետուած, ատամնաձև հատուած, անհարթութիւն։

To Jagg, բ, ն. Ցետել, ատամնաձև հատանել։

Jággedness ճէկկէտնէս գ. Ատամնաձևութիւն, անհարթութիւն։

Jággy ճէկկի ած. Ցաեալ, ատամնաձև, անհարթ։

Jail ճէյլ գ. Բանտ, արգելան, ղնդան։

Jáilbird ճէյլպըրտ գ. Բանտարգելեալ, բանտաւոր։

Jáiler ճէյլըր գ. Բանտապան, բանտապետ, պահապան բանտի։

Jákes ճէյքս գ. Արտաքնոց, աղբանոց, լուալիք։

Jálap ճէլըփ գ. Արմատ ինչ բժշկական։

Jam ճէմ գ. Ազգ ինչ քաղցրաւենեաց։

Jamb ճէմ գ. Դրանդիք, երկոքին կողմանք դրան։

To Jángle ճէնկըլ բ, չ. Վիճել, վիճաբանել, հակառակել։

To Jángle, բ, ն. Ղօղանջել, անախորժ հնչել, ճռնչել։

Jángler ճէնկլըր գ. Ճաղակրատ, բարբանջօղ, բանակռիւ, հակառակող։

Jánizary ճէնիզէրի գ. Ենիչէրի զօրք Տաճկաց։

Jánnock ճէննօք գ. Հաց 'ի վարսակէ։

Jánty ճանթի ած. Պճնազարդ, պճնասէր։

Jánuary ճէնիուէրի գ. Յունուար։

Japán ճէփէն գ. Յաբոնեան ձեռակերտ։

To Japán, բ, ն. Նկարել կամ նկարակերտել ըստ արուեստի Յաբոնացւոց. օծանել ջնարակաւ։

Japánner ճէփէննըր գ. Գիտակ Յաբոնեան արուեստի. օծանող ջնարակաւ։

Jar ճար գ. Ճռնչիւն, շռինչ, շռնչիւն. կռիւ, կագ, վէճ. խեցի, աման խեցեղէն, թակոյկ։ A —, կիսաբաց կամ թերաբաց (դրան)։

To Jar, բ, չ. Ճռնչել, շառաչել, շռնչել. ղօղանջել, խառնաձայն հնչել. անմիաբան լինել. բաղխել, ընդհարկանիլ. կռուիլ, վիճել, հակառակել, քրթմնջել։

Járds ճարտզ գ. Ախտ ինչ ձիոց։

Járgon ճարկըն գ. Ծածկաբանութիւն, խրթնաբանութիւն։

Járgonelle ճարկօնէլ գ. Ազգ տանձի։

Jáshawk ճէսհօք գ. Մատաղ բազէ։

Jásmine ճասմին գ. Յասմիկ։

Jásmine Persian, փէրշըն գ. Յասմիկ Պարսից (տունկ ինչ)։

Jásper ճէսփըր գ. Յասպիս։

Jável ճէյվըլ գ. Աղտեղի կամ գծուծ ոք։

To Jável, Jable ճէպլ բ, ն. Աղտեղել, շաղախել։

Jávelin ճէվլին գ. Գեղարդն, սլաք, նիզակ։

Jáundice ճանտիս գ. Դալուկն, դեղնուկ։

Jáundiced ճանտիստ ած. Դալկացեալ, ախտացեալ դալկամբ։

Jaunt ճանթ գ. Յածումն, թափառումն, դեգերանք, արշաւանք, գնացք, ճեմք։

To Jaunt, բ, չ. Թափառիլ, աստանդական շրջիլ։

Jáuntiness ճանթինէս գ. Զուարթութն, թեթևութիւն, աշխուժութիւն։

Jaw ճօ գ. Ծնօտ, ծամելիք. կլափ, կըղակ. բերան։

Jay ճէ գ. Անծեղ։

Jázel ճէզէլ գ. Քար ինչ պատուական։

Jéalous ճէլըս ած. Նախանձոտ, նախանձաւոր. կասկածոտ, զգուշաւոր, հոգած։

Jéalously ճէլըսլի մ. Նախանձաւորութեամբ, ուշի ուշով, խնամով։

Jéalousness ճէլըսնէս գ. Նախանձ, նախանձաւորութիւն, կասկած։

Jéalousy ճէլըսի գ. Նախանձաւորութիւն, նախանձ. երկիւղ, կասկած. զգուշութիւն, հոգ։

Jeer ճիր գ. Այպն, կատակ, ծաղր, այպանումն։

To Jeer, բ, ն, և չ. Ծիծաղել, կատակել, ծաղր առնել, այպն առնել։

Jéerer ճիրըր գ. Այպանող, ծիծաղող, կատակող։

Jéeringly ճիրինկլի մ. Ծաղու, ընդ կատակս, անարգանօք։

Jégget ճէկկէթ գ. Ազգ ինչ երշիկի։

Jejúne ճիճուն ած. Դատարկ, պարապ, թափուր. նօթի, անսուաղ. մաքուր, յըստակ, անխառն, զուտ. անզօր, անպիտան, ընդունայն։

Jejúness ճիճունէս գ. Նուաղութիւն, չքաւորութիւն, պակասութիւն. ընդունայնութիւն, անպիտանութիւն։

Jéllied ճէլլիտ ած. Թանձր, մածուցիկ, կռուական, խժալին։

Jélly ճէլլի գ. Մածոյծ, մածուած. քաղցրաւենի թանձրացեալ։ Տես Gelly.

Jénneting ճէննէթինկ գ. Ազգ խնձորոյ։

Jénnet ճէննէթ գ. Տես Genet.

To Jéopard ճէ՛փըրտ բ, ն. Դնել 'ի վտանգի, արկանել 'ի վտանգ:

Jéopardous ճէ՛փըրտըս ած. Վտանգաւոր, բազմավտանգ:

Jéopardy ճէ՛փըրտի գ. Վտանգ, արկածք:

Jerk ճէրք գ. Հարուած գաւազանի, ձաղկումն. ընդոստումն, խոյանք. կիցք, ցնցումն:

To Jerk, բ, ն. Հարկանել գաւազանաւ, ձաղկել, ծեծել, ցնցել:

To Jerk, բ, չ. Ընդոստնուլ, կիցս արձակել:

Jérkin ճէ՛րքին գ. Պատմուճան ինչ, բաճկոն, տատասկ. ազգ բազէի:

Jérsey ճէ՛րզի գ. Ընտիր մանածք ինչ ասու:

Jerúsalem-artichoke ճիրու՛սէլէմ-արթիչօք գ. Ազգ ինչ արևածաղկի:

Jess ճէս գ. Կապանք ոտից բազէի:

Jéssamine ճէ՛սէմին գ. Տես Jasmine.

Jest ճէստ գ. Խաղ, կատակ, այպն, ծաղր. խեղկատակութիւն:

To Jest, բ, չ. Խաղալ, կատակել, խաղ առնել:

Jéster ճէ՛սթըր գ. Խեղկատակ, ծաղրածու, այպանող, երգիծանող. խաղարկու, դերասան:

Jet ճէթ գ. Սեաւ սաթ. ցայտ (ջրոյ):

To Jet, բ, չ. Ցցուիլ, ելանել արտաքս, ձգիլ, յարձակիլ. սիգալ, խրոխտալ, պերճանալ. շարժիլ, տատանիլ:

Jétsam, Jétson ճէ՛թսէմ, ճէ՛թսըն գ. Նշխարք 'ի նաւաբեկութենէ:

Jétty ճէ՛թթի ած. Նման սեաւ սաթի:

Jéwel ճիու՛իլ գ. Գոհար, ակն պատուական. զարդ ականակապ. սիրելի, անձկալի:

Jéwel-hóuse կամ óffice ճիու՛իլ-հաուս կամ օ՛ֆֆիս գ. Գանձատուն արքունի զարդուց:

Jéweller ճիու՛իլլըր գ. Ակնագործ, ակնավաճառ:

Jews-ear ճիու՛զ-իր գ. Ազգ սնկոյ:

Jews-harp ճիու՛զ-հարփ գ. Նուագարան ինչ:

Jews-mallow ճիու՛զ-մէլլօ գ. Մոլոշ ինչ:

Jews-stone ճիու՛զ-ըսթօն գ. Քարացեալ փուշ ինչ ձկան:

Jig ճիկ գ. Կաքաւ ինչ ոտից:

To Jig, բ, չ. Կաքաւել:

Jíg-maker ճի՛կ-մէյքըր գ. Կաքաւող:

Jíggumbob ճի՛կկըմպօպ գ. Խաղալիկ:

Jilt ճիլթ գ. Կին պչրող, քծնող:

To Jilt, բ, ն. Խաբել զսիրելին:

To Jilt, բ, չ. Պչրել, նազել, քծնել:

Jíngle ճի՛նկըլ գ. Ղօղանջիւն, հնչիւն. զանգակ, բոժոժ:

To Jíngle, բ, չ. Ղօղանջել, հնչել:

Job ճօպ գ. Գործ, աշխատութիւն, վաստակ. հարուած, բախիւն:

To Job, բ, ն. Ընդ սայր հարկանել. սրացուցանել:

To Job, բ, չ. Վաճառական լինել:

Job's tears ճօ՛պզ թիըրզ գ. Եղէգն ինչ:

Jóbber ճօ՛պպըր գ. Վաճառական, միջնորդ վաճառուց:

Jobbernówl ճօպպըրնօ՛ւլ գ. Ապուշ, անմիտ, թանձրամիտ:

Jóckey ճօ՛քի գ. Միջնորդ կամ վաճառական երիվարաց. ձիավաճառ. խաբեբայ, նենգաւոր. ձիավար յարշաւի:

To Jóckey, բ, ն. Բաղխել երիվարաւ. խաբել, պատրել:

Jocóse ճօքօ՛ս ած. Զուարճախօս:

Jocósely ճօքօ՛սլի մ. Ընդ խաղ, ընդ կատակս, առ 'ի զբօսանս:

Jocóseness, Jocósity ճօքօ՛սնէս, ճօքօ՛սիթի գ. Խաղ, զուարճութիւն, զուարթամտութիւն, ուրախութիւն:

Jócular ճօ՛քիուլըր ած. Զուարճալի, բերկրական, զուարթ, ծաղրաբան, ծիծաղաշարժ, զուարճացուցիչ, կատակ:

Jocularity ճօքիուլէ՛րիթի գ. Զուարճութիւն, զուարթամտութիւն:

Jócund ճօ՛քընտ ած. Զուարթ, ցնծալից, զուարճալի, կայտառ, հաճոյական, քաղցր:

Jócundly ճօ՛քընտլի մ. Ցնծալից, խնդագին, զուարթագին, հրճուանօք:

Jog ճօկ գ. Ցնցիւն, մղումն, շարժումն, խթումն, տատանումն. յամր ընթացք, դանդաղութիւն, ծանրաշարժութիւն:

To Jog, բ, ն. Խթել, մղել, ցնցել, շարժել, ճօճել, տատանել:

To Jog, բ, չ. Մղիլ, շարժիլ, յառաջ խաղալ. յամր ընթանալ, ծանրաշարժ լինել, դանդաղել:

Jógger ճօ՛կկըր գ. Յամրընթաց, յամրաշարժ, դանդաղ:

To Jóggle ճօ՛կկըլ բ, չ. Տատանիլ, շարժիլ, դողալ:

Jóhnapple ճօ՛նէփփըլ գ. Ազգ ինչ տափակ խնձորոյ:

To Join ճօյն բ, ն. Յարել, մերձեցուցանել, միաւորել, յօդել, կցել, լծորդել, ընկերել, զուգել, ամուսնացուցանել. յաւելուլ, աճեցուցանել. տալ կամ առնել (պատերազմ):

To Join, բ, չ. Յարիլ, կցիլ, միանալ, մերձաւորիլ, մերձենալ, սկսանիլ. դաշինս կռուել, դաշնաւորիլ:

Jóinder ճօ՛յնտըր գ. Յօդ, միաւորութի՛, միաբանութիւն:

Jóiner ճօ՛յնըր գ. Ատաղձագործ:

Jóinery ճօ՛յնըրի գ. Ատաղձագործութի՛:

Joint ճօյնթ գ. Յօդ, յօդուած, խաղալիկք. խառնուած, խառնելիք, միաւորու-

թիւն․ ծունր, ոտն․ կապ, պահանջ։ Out of –, խախտեալ․ անկարգ, խառնիխուռն։

Joint, ած. Խառն, կից, միաբան։

To Joint, բ, ն. Յօդել, զօդել, միաւորել։

Jóinted ճօ՛յնթէտ ած. Բազմայօդ, ոստալից։

Jóinter ճօ՛յնթըր գ. Բունալիր, լի ափով։

Jóintly ճօ՛յնթլի մ. Կից, միաբան։

Jóintress ճօ՛յնթրէս գ. Կին թօշակաւոր։

Jointstóol ճօյնթսթո՛ւլ գ. Գործի ինչ։

Jóinture ճօ՛յնչիուր գ. Հաստյթ կնոջ։

To Jóinture, բ, ն. Կարգել հաստ այրւոյ։

Joist ճօյսթ գ. Նուրբ գերան։

To Joist, բ, ն. Պատել նուրբ գերանօք։

Joke ճօք գ. Խաղ, խաղալիկ, կատակ։

To Joke, բ, չ. Խաղալ, խեղկատակել, խաղ առնել, կատակել։

Jóker ճօ՛քըր գ. Խաղարկու, խեղկատակ, ծաղրածու։

Jole ճօլ գ. Պարանոց. գլուխ ձկան ինչ։

To Joll ճօլ բ, ն. Հարկանել զգլուխն, խեթկել։

Jóllily ճօ՛լլիլի մ. Խնդագին, զուարթագին, հրճուանօք։

Jólliment ճօ՛լլիմէնթ գ. Խնդութիւն, զուարթութիւն, հրճուանք։

Jólliness, Jóllity ճօ՛լլինէս, ճօ՛լլիթի գ. Զուարթութիւն, ուրախութիւն, հանդէս կամ տօն ուրախութեան։

Jólly ճօ՛լլի ած. Ուրախ, զուարթ, զուարճալի, բերկրական, զուարթարար։

Jolt ճօլթ գ. Ցնցումն, շարժումն, տատանումն։

To Jolt, բ, չ. Ցնցիլ, շարժիլ։

To Jolt, բ, ն. Ցնցել, շարժել, տատանել։

Jólthead ճօ՛լթհէտ գ. Թանձրամիտ։

Jonquílle ճընքուի՛լ գ. Ծաղիկ ինչ։

Jórden ճօ՛րտըն գ. Միզաւառ, կճիճ։

To Jóstle ճօ՛սըլ բ, ն. Բաղխել, ընդհարկանել։ [խուն մի։

Jot ճօթ գ. Յովտ, նշանախեց մի, ոչինչ,

Jóvial ճօ՛վիէլ ած. Լուսնթագի. ուրախ, զուարթ, քաղցր, բերկրական։

Jóvially ճօ՛վիէլլի մ. Ուրախութեամբ, ցնծութեամբ, զուարթագին։

Jóvialness ճօ՛վիէլնէս գ. Ուրախութիւն, զուարթութիւն, ցնծութիւն։

Jóuisance ճո՛ւիսէնս գ. Զուարճութի, ցնծութիւն, ուրախութիւն։ [գիր։

Jóurnal ճը՛րնըլ գ. Օրագիր, յիշատակա-

Jóurnal, ած. Օրական, առօրեայ, հանապազորդեան։

Jóurnalist ճը՛րնըլիսթ գ. Խմբագիր։

Jóurney ճը՛րնի գ. Աւուր ճանապարհ. ճանապարհորդութի. ճանապարհ, անցք, շաւիղ, գնացք։

To Jóurney, բ, չ. Ճանապարհորդել, առնել ճանապարհ, գնալ, անցանել։

Jóurneyman ճը՛րնիմէն գ. Գործաւոր կամ վարձուոր օրական։

Jóurneywork ճը՛րնիուըրք գ. Վարձկանութիւն, գործ առօրեայ վարձկանի. առօրեայ վաստակ կամ աշխատութիւն։

Joust ճըսթ գ. Արդնընկէց խաղարկութիւն, նիզակախաղութիւն։

To Joust, բ, չ. Արդնընկէց լինել։

Jówler ճօ՛լըր գ. Ազգ որսորդ շան։

Jówter ճօ՛թըր գ. Ձկնորս։

Joy ճօյ գ. Ուրախութիւն, ցնծութիւն, զուարթութիւն, հրճուանք, բարօրութի, կենդանութիւն։

To Joy, բ, չ. Խնդալ, խրախ լինել, ուրախանալ։

To Joy, բ, ն. Խնդակից լինել, ուրախանալ ընդ. զուարճացուցանել, բերկրեցուցանել, ուրախ առնել. վայելել, զուարճանալ։

Jóyance ճօ՛յէնս գ. Ուրախութիւն, ցընծութիւն, խնդութիւն, վայելք։

Jóyful ճօ՛յֆուլ ած. Խնդալից, ցնծալից, ուրախ, զուարթ, բերկրապատար։

Jóyfully ճօ՛յֆուլլի մ. Խնդագին, զուարթագին, բերկրանօք։

Jóyfulness ճօ՛յֆուլնէս գ. Խնդութիւն, ցնծութիւն, ուրախութիւն, զուարթութի։

Jóyless ճօ՛յլէս ած. Անմասն յուրախութենէ, տրտում, տխրադէմեալ։

Jóyous ճօ՛յըս ած. Ուրախ, զուարթ. ցնծալից, զուարթարար։

Júbilant ճիո՛ւպիլէնթ ած. Ցնծացեալ, ցնծալից, խայտացեալ։

Jubilátion ճիուպիլէ՛յշըն գ. Ձայն՝ տօն ցնծութեան, ցնծութիւն, ուրախութիւն։

Júbilee ճիո՛ւպիլի գ. Յոբելեան, տօն ցնծութեան, ցնծութիւն հասարակաց։

Jucúndity ճիուքը՛նտիթի գ. Զուարճութիւն, բերկրութիւն, հեշտութիւն։

Judáical ճիուտէ՛յիքէլ ած. Հրէական, յուդայական։

Júdaism ճիո՛ւտէիզմ գ. Հրէութիւն, յուդայութիւն։

To Judáize ճիուտէ՛այզ բ, չ. Վարիլ հրէաբար, լինել հրէարէն։

Judge ճըճ գ. Դատաւոր, վճռատու. իրաւագէտ, իրաւարար։

To Judge, բ, չ. Դատ առնել, տալ իրաւունս, վճռել. կարծել, համարիլ, դատել. քննել, կշռել։

To Judge, բ, ն. Դատել, դատաստան առնել, վճռել զդատ։

Júdger ճը՛ճըր գ. Դատող, դատաւոր։

Júdgment ճը՛ճմէնթ գ. Դատումն մտաց,

դատողութիւն․ դատաստան․ վճիռ․ քըն֊նութիւն, կշռութիւն, կարծիք, ընտրողութիւն․ պատիժ, դատապարտութիւն․ հրաման, օրէնք, իրաւունք։ – seat, դատաստանարան, ատեան։

Júdicatory ճիուտիքէթըրի գ․ Դատաստան, ատեան։

Júdicature ճիուտիքէթիուր գ․ Դատաւորութիւն․ դատաստան, ատեան։

Judícial ճիուտիշըլ ած․ Դատաստանական, դատաւորական, դատողական․ առ՚ի պատիժ։

Judícially ճիուտիշըլլի մ․ Դատաւորաբար, դատաստանական իրաւամբք։

Judíciary ճիուտիշըրի ած․ Դուշակական, ախտորաց։

Judícious ճիուտիշըս ած․ Խոհական, ընտրող, խոհեմամիտ, հանճարեղ։

Judíciously ճիուտիշըսլի մ․ Խոհեմաբար, իմաստնապէս, խորհրդով։

Jug ճըկ գ․ Կուժ, սափոր։

Júggle ճըկկըլ գ․ Ձեռնածութիւն․ հընարք, ճարտարութիւն, խորամանկութիւն, խաբէութիւն։

To Júggle, բ, չ․ Առնել ձեռնածութիւն․ խորամանկել, պատրել։

Júggler ճըկկլըր գ․ Ձեռնածու․ խորամանկ, խաբեբայ։

Júgglingly ճըկկլինկլի մ․ Ձեռնածութեամբ, խորամանկութեամբ, ճարտարութեամբ։

Júgular ճիուկիուլըր ած․ Որկորոյ կամ կոկորդի։

Juice ճիուս գ․ Հիւթ։

Júiceless ճիուսլէս ած․ Անհիւթ, չոր, ցամաք։

Júiciness ճիուսինէս ած․ Հիւթաւորութիւն, պարարտութիւն։

Júicy ճիուսի ած․ Հիւթալից, հիւթեղ, պարարտ։

To Juke ճիուք բ, չ․ Դարել հաւուց։

Újub, Új.ubees ճիուճըպ, ճիուճըպիզ գ․ Յունապ։

Júlep ճիուլէփ գ․ Օշարակ (բժշկական)։

Július ճիուլըս գ․ Ծաղիկ ինչ։

Júly ճիուլայ գ․ Յուլիս։

Júmart ճիումարթ գ․ Մատղածին անասուն ծնեալ՚ի ցլոյ և՚ի մատակ էշոյ։

Júmble ճըմպըլ գ․ Խառնուրդ, խառնակութիւն, շփոթութիւն, յուզումն։

To Júmble, բ, ն․ Խառնել, խառնակել, շփոթել։

To Júmble, բ, չ․ Յուզել, խառնակել, շփոթել, խառնել՚ի միասին։

Júment ճիումէնթ գ․ Ջամբիկ, ճակ։

Jump ճըմփ գ․ Ոստումն, ընդոստումն․ խոյս․ փախուստ․ զգեստ ինչ կանանց։

Jump, մ․ Ճշգրիւ, անվրէպ, վայելուչ իմն։

To Jump, բ, չ․ Ոստնուլ, ընդոստնուլ․ միաբանել, յարմարել։

To Jump, բ, ն․ Ընդոստ կամ հարևանցի անցանել, զանց առնել, խոյս տալ։

Júncate, Júnket ճընքէթ գ․ Կաթն պանրացեալ կամ մակարդեալ․ անուշահամ կամ համադամ կերակուր։

Júncous ճընքըս ած․ Կնիւնալից, եղեգնալից։

Júnction ճընքշըն գ․ Յօդ, միաւորումն։

Júncture ճընքչիուր գ․ Յօդ, յօդուած, խաղալիկք․ միաբանութիւն, յարմարումն․ կապ, կապակցութիւն, յօդակապ․ առիթ, պատեհութիւն։

June ճիուն գ․ Յունիս։

Június ճիունիըր ած․ Կրտսեր, կրտսերագոյն, մանկագոյն։

Júniper ճիունիփըր գ․ Գի, գիհի։

Junk ճընք գ․ Նաւ ինչ Հնդկաց և Ճենաց։

Júnket ճընքէթ գ․ Տես Juncate.

To Júnket, բ, չ․ Աստանձին կէ՛ գաղտ ուտել․ առնել կոչունս, խրախանալ՚ի միասին։

Júnto ճընթօ գ․ Գաղտնի ժողով, գաղտ միաբանութիւն, դաւակցութիւն։

Juppón ճըփփօն գ․ Բաճկոն։

Júrat ճիուրէթ գ․ Դատաւոր։

Júratory ճիուրէթըրի ած․ Երդմնական։

Jurídical ճիուրիտիքըլ ած․ Իրաւաբանական, իրաւացի, դատաստանական։

Jurídically ճիուրիտիքըլլի մ․ Ըստ օրինաց արդարութեան, ըստ իրաւանց, օրինապէս։

Júrisconsult ճիուրիսքօնսըլթ գ․ Իրաւագէտ, օրէնսգէտ, իրաւաբան, օրինական։

Jurisdíction ճիուրիստիքշըն գ․ Իրաւասութիւն, իշխանութիւն իրաւասութեան կամ դատաւորի․ սահման իշխանութեան դատաւորի։

Jurisprúdence ճիուրիսփրիուտէնս գ․ Իրաւագիտութիւն, իրաւաբանութիւն։

Júrist ճիուրիսթ գ․ Իրաւագէտ, իրաւաբան։

Júror ճիուրըր գ․ Դատաւոր։

Júry ճիուրի գ․ Երդուեալ դատաւորք։

Júryman ճիուրիմէն գ․ Մի՚ի դատաւորաց երդուելոց, դատաւոր։

Júrymast ճիուրիմէսթ գ․ Կայմն նաւու՝ փոխան խորտակելոյն՚ի մրրկի կամ՚ի նաւամարտի։

Just ճըսթ ած․ Արդար, ուղիղ, անվրէպ, ղղուշաւոր, ստոյգ, հաւատարիմ, բարի, կատարեալ, համեմատ, պատշաճ, հաւասար, չափաւոր, բարեչափ։

Just, մ․ Արդարապէս, ուղիղ, անվրէպ, ճշգրիւ, անվթար․ իբրև, գրեթէ, գրեթէ։ – now, արդ իսկ, այժմ իսկ։

Just, գ. Տես Joust.

To Just, բ, չ. Արդնընկէց լինել, խաղալ նիզակաւ:

Jústice ճը՛ստիս գ. Արդարութիւն. իրաւունք. պատիժ, պատուհաս. դատաւոր. ատեան, դատաստան. ուղղութիւն:

To Jústice, բ, ն. Դատել, դատապարտել, դատակնքել, սպանանել ըմահապարտս: [տան:

Jústicement ճը՛ստիսմէնթ գ. Դատաս-

Jústicer ճը՛ստիսըր գ. Դատաւոր, դահիճ:

Jústiceship ճը՛ստիսշիփ գ. Դատաւորութի:

Justíciable ճըստի՛շիէպըլ ած. Դատելի:

Jústifiable ճը՛ստիֆայէպըլ ած. Արդարանալի, իրաւացի, ուղիղ:

Jústifiableness ճը՛ստիֆայէպըլնէս գ. Արդարութիւն, ուղղութիւն:

Jústifiably ճը՛ստիֆայէպլի մ. Արդարութեամբ, ուղղութեամբ, իրաւամբք:

Justificátion ճըստիֆիքէ՛յշըն գ. Արդարացուցումն, արդարութիւն. ջատագովութիւն, չքմեղութիւն:

Justificátor ճըստիֆիքէ՛յթըր գ. Արդարացուցիչ:

Justifíer ճըստիֆա՛յըր գ. Արդարագործ, արդարացուցիչ:

To Jústify ճը՛ստիֆայ բ, ն. Արդարացուցանել. ջատագովել, անբասիր կամ անպարտ առնել. ճշմարտել, ցուցանել:

To Jústle ճը՛սսըլ բ, չ. Բաղխիլ ընդ միմեանս, ընդհարկանիլ, զարկանիլ. շաչել, շառաչել, շխահել:

To Jústle, բ, ն. Ընդհարկանել, բաղխել, զարկուցանել, մղել, վարել:

Jústly ճը՛ստլի մ. Արդարապէս, իրաւամբք. անվրէպ, ճշգիւ, անվթար. պատշաճապէս, ըստ պատշաճի:

Jústness ճը՛ստնէս գ. Արդարութիւն, ուղղութիւն, իրաւունք. ճշգութիւն, ըղձութիւն, պատշաճութիւն:

To Jut ճըթ բ, չ. Ցցուիլ, ելանել արտաքս:

To Jútty ճը՛թթի բ, ն. Ցցել, հանել արտաքս, երկայնել:

Júvenile ճիու՛վինիլ ած. Երիտասարդական, մանկական:

Juvenílity ճիուվինի՛լիթի գ. Երիտասարդութիւն, մանկութիւն. մանկաբարոյութիւն:

Juxtaposítion ճըքսթափօզի՛շըն գ. Յարադրութիւն, յարակցութիւն, մերձադրութ:

K

K քէյ Ք: Մետասաներորդ և բաղաձայն տառ այբուբենից Անգղիացւոց: Նախադաս տառիս n, ոչ հնչի. զոր օրինակ knife, նայֆ. knee, նի: Յետադաս տառիս c, հնչի իբրև միակ տառ ընդ նմա. զոր օրինակ clock, քլօք. check, չէք:

Kálendar քէ՛լէնտըր գ. Օրացոյց: Տես Calendar.

Kály քէ՛յլի գ. Թանթանիկ (բոյս):

Kam քէմ ած. Կեռ, թեքեալ, կոր:

Kaw քօ գ. Ձայն ագռաւու, կարկաչիւն, կռնչիւն:

To Kaw, բ, չ. Կռնչել, կարկաչել իբրև զագռաւ:

Kayle քէյլ գ. Խաղ ինչ: [քաց:

To Keck քէք բ, չ. Խառնակիլ ստամոքաց:

To Kéckle քէ՛քըլ բ, ն. Պատել կամ ամրացուցանել չուանօք զմալուխն:

Kécksy քէ՛քսի գ. Ոստ ծառոց չորացեալ:

Kécky քէ՛քի ած. Ոստանման, գաւազանաձև:

To Kedge քէճ բ, ն. Ընկենուլ զխարիսխն:

Kédger քէ՛ճըր գ. Փոքրիկ խարիսխ նաւու:

Kédlack քէ՛տլէք գ. Ազգ որոման կամ վնասակար խոտոյ:

Kee քի. Ըստ գեղջկաց՝ յոգնական Cow բառի, ուղիղն է Cows և ըստ նախնեաց Kine.

Keel քիլ գ. Գոգ, յատակ նաւու:

To Keel, բ, ն. Դատարկել կամ ողողել զբաժակն:

Kéelfat քի՛լֆէթ գ. Անօթ զովացուցիչ գինւոյ:

Kéelson քի՛լսըն գ. Փայտ ինչ առընթեր յատակի նաւուն:

To Kéelhale քի՛լհէյլ բ, ն. Պատժել ըղյանցաւորս 'ի ջուր ըստ օրինակի նաւաստեաց:

Keen քին ած. Սուր, սայրասուր, սրեալ, յեսանեալ. խիստ, սաստիկ, անհնարին, ուժգին, դժնդակ, ժանտ:

Kéenly քի՛նլի մ. Սաստիկ, ուժգին, յանհնարինս:

Kéenness քի՛ննէս գ. Սրութիւն. խստութիւն, դառնութիւն, դժնդակութի. ուժգնութիւն, սաստկութիւն:

Keep քիփ գ. Պահ, պահպանութիւն, զգուշութիւն:

To Keep, բ, ն. Ունել, պահել. պահ

պանել, հօգալ, նախախնամել. մերժել, հեռացուցանել. արգելուլ, հրաժարեցուցանել. ծածկել, թագուցանել. կալ, մնալ, ունել զտեղի: – back, պահել, ծածկել. արգելուլ, խափանել, նհանջել: – in, պահել, ծածկել, ոչ հանել 'ի վեր. զուսպ ունել, ընկճել, նուաճել: – off, ունել 'ի բացեայ, 'ի բաց կամ հեռի առնել. արգելուլ, խափանել, հեռացուցանել: – up, 'ի վեր ունել, ամբառնալ. ունել, պահել, ցուցանել: – under, 'ի ներքոյ արկանել, հնազանդեցուցանել, ընկճել, նուաճել:

To Keep, բ, չ. Կալ, մնալ, զտեղի ունել. պինդ ունել, յարել: – on, զդէմ ունել, տոկալ, յառաջել: – up, զդէմ ունել, տևել, տոկալ, ոչ տալ տեղի, ոչ ընկճիլ:

Kéeper քիփըր գ. Պահապան. բանտապետ. խնամող, պետ, ոստիկան, վերակացու:

Kéepership քիփըրշիփ գ. Պահպանութի, վերակացութիւն:

Keg քէկ գ. Տակառակ ինչ:

Kell քէլ գ. Թաղանդ աղեաց:

Kell, գ. Թան յօրինեալ 'ի բանջարոյ:

Kelp քէլփ գ. Աղ կամ մոխիր ծովային բուսոյ:

Kélson քէլսըն գ. Տես Keelson.

To Kemb քէմպ բ, ն. Սանտրել, գզել:

Ken քէն գ. Նշմարանք, հայեցուած, տեսութիւն աչաց:

To Ken, բ, ն. Նշմարել, գիտել, զննել, տեսանել. գիտել, ճանաչել:

Kénnel քէննէլ գ. Բոյն կամ խշտի շան. շունք կապեալ 'ի միասին. խշտի, բոյն, գադարք. ջրանցք, խողովակ:

To Kénnel, բ, չ. Բունիլ, դադարիլ 'ի խշտիս, բնակել:

Kept քէփթ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Keep բայի:

Kerchéif քէրչիֆ գ. Գդակ, գլխարկ, գլխաշուք. զգեստ ինչ:

Kerchéifed, Kerchéift քէրչիֆթ ած. Արկեալ զգլխարկ, ծածկեալ զգլուխն:

Kerf քէրֆ գ. Փայտանիչ, հատուած:

Kérmes քէրմէզ գ. Որդան կարմիր:

Kern քէրն գ. Հետևակազօր իռլանդացի:

Kern, գ. Աղօրիք ձեռաց:

To Kern, բ, չ. Պնդանալ իբրև զհատ ցորենոյ. հատանալ:

Kérnel քէրնէլ գ. Միջուկ (նշոյ, կաղնոյ). կորիզ, թին, հատ, սերմն. մսան:

To Kérnel, բ, չ. Հատանալ, կորիզանալ:

Kérnelly քէրնէլլի ած. Հատալից. մսանուտ, մսանաւոր:

Kérnelwort քէրնէլուըրթ գ. Խոտ ինչ:

Kérsey քէրզի գ. Ազգ ինչ հաստ չուխայի:

Kest քէսթ. Կատարեալ ժամանակ to Cast բայի:

Késtrel քէսթրէլ գ. Ազգ բազէի:

Ketch քէչ գ. Նաւ ինչ:

Kéttle քէթթըլ գ. Սան, ջեռուցիչ:

Kéttledrum քէթթըլտրըմ գ. Թմբուկ:

Key քի գ. Փականք, բանալի. բացարան. լարաբանալիք. ծովեզր, ափն նաւահանգստի:

Kéyage քիյէճ գ. Վարձ մատչելոյ կամ ելանելոյ 'ի ծովեզր նաւահանգստի:

Kéyhole քիհօլ գ. Ծակ բանալեաց:

Kéystone քիսթօն գ. Միջին քար կամ պահանգ կամարի:

Kibe քայպ գ. Ձմայթ ոտից և ձեռաց:

Kíbed քայպտ ած. Ձմեռնահար, տանջեալ ձմայթիւ:

Kick քիք գ. Կիցք, աքեացք:

To Kick, բ, ն. Հարկանել ոտամբ, կիցս արձակել, աքացել: [անկուշել:

To Kick, բ, չ. Աքացել, կիցս արձակել,

Kícker քիքըր գ. Աքացող:

Kíckshaw քիքշօ գ. Անօտիք, խաղալիկ, ծաղրական ինչ. կերակուր ինչ խառնուածոյ: [պիտան:

Kícksy-wicksey քիքսի-ուիքսի գ. Կին ան-

Kid քիտ գ. Ուլ. խուրձ, արցակ:

To Kid, բ, ն. Բերել զուլ, ծնանել (այծի):

Kídder քիտտըր գ. Որ գնէ ցորեան առ 'ի ծանրագնի վաճառել:

To Kídnap քիտնէփ բ, ն. Գողանալ կամ յափշտակել զմանկունս:

Kidnápper քիտնէփփըր գ. Մանկագող:

Kídney քիտնի գ. Երիկամն. ազգ, սերունդ (առ ընդ կատակս):

Kídneybean քիտնիպին գ. Լուբիա:

Kídneywetch, Kídneywort քիտնիուէչ, քիտնիուըրթ գ. Անուանք բուսոց:

Kílderkin քիլտըրքին գ. Տակառակ:

To Kill քիլ բ, ն. Սպանանել, սատակել, կոտորել. զենուլ, խողխողել. խահրել, չորացուցանել, կիզուլ, տոչորել:

Kíller քիլլըր գ. Սպանող, սատակիչ, մարդասպան, մարդախոշոշ:

Kíllow քիլլօ գ. Ազգ ինչ կաւոյ:

Kiln քիլ գ. Փուռն, հնոց:

To Kílndry քիլտրայ բ, ն. Չորացուցանել կամ թրծել 'ի հնոցի:

Kilt քիլթ ած. (փոխանակ Killed բառի). Սպանեալ, մեռեալ:

Kímbo քիմպօ ած. Կեռ, կոր, թեքեալ, աղեղնաձև, կամարաձև:

Kin քին գ. Ազգական, խնամի, մերձաւոր, արեանառու, ազգ. ազգակից, նմանացեղ. ազգականութիւն, ազգակցութի, խնամութիւն:

Kind քայնտ ած. Բարերար, բարեսէր, մարդասէր, քաղցր, գթած, բարեհամբոյր, բարեձիրհ:
Kind, գ. Տեսակ, ազգ, սեռ. բնութիւն, որպիսութիւն, հանգամանք. կերպ, օրինակ, եղանակ, տարազ, ձև:
To Kindle քինտըլ բ, ն. Լուցանել, վառել, բորբոքել. շարժել, յուզել, գրգռել:
To Kindle, բ, չ. Վառիլ, բորբոքիլ. ծնանիլ, բերել ձագ:
Kindler քինտլըր գ. Լուցիչ. բորբոքիչ, գրգռիչ:
Kindly քայնտլի մ. Սիրով, քաղցրութբ, մարդասիրաբար, բարեսէր կամօք:
Kindly, ած. Համաբուն, համասեռ, նոյնատեսակ, ազգակից. քաղցր, հեզ, համբոյր, ամօքարար:
Kindness քայնտնէս գ. Սէր, քաղցրութիւն, մարդասիրութիւն, բարերարութի, լաւակամութիւն, շնորհք:
Kindred քինտրէտ գ. Ազգականութիւն, ազգակցութիւն, խնամութիւն, մերձաւորութիւն. ազգականք, մերձաւորք:
Kindred, ած. Ազգակից, արեանառու, համասեռ, բնիկ, սեպհական:
Kine քայն. Յոգնական Cow բառի:
King քին գ. Արքայ, թագաւոր:
To King, բ, ն. Թագաւորեցուցանել, դնել թագաւոր, պսակել, թագաւորգել:
Kíngapple քինկէփփըլ գ. Ազգ խնձորոյ:
Kíngcraft քինկքրէֆթ գ. Արքայական իշխանութիւն:
Kíngcup քինքըփ գ. Ծաղիկ ինչ:
Kíngdom քինկտըմ գ. Թագաւորութիւն, արքայութի, տէրութի. սահման, կողմն, գաւառ, երկիր:
Kínglike, Kíngly քինլայք, քինկլի ած. Արքայական, արքունի, արքայավայելուչ, չքեղ:
Kíngly, մ. Արքայաբար, իբրև զթագաւոր, չքեղաբար:
Kingsévil քինկզիվըլ գ. Խոյլ պարանոցի, խոզք:
Kíngship քինկշիփ գ. Թագաւորութիւն, արքայութիւն:
Kíngspear քինկսփիր գ. Բոյս ինչ:
Kíngstone քինկսթօն գ. Ձուկն ինչ:
Kínsfolk քինզֆօք գ. Ազգականք, մերձաւորք:
Kínsman քինզմէն գ. Ազգական, մերձաւոր, խնամի, արեանառու:
Kínswoman քինզուըմէն գ. Կին ազգական կամ խնամի:
Kirk քըրք գ. Եկեղեցի:
Kírtle քըրթըլ գ. Ներքին կօշիկն, վտառակ կանանց:

Kiss քիս գ. Համբոյր, ողջոյն համբուրիւ:
To Kiss, բ, ն. Համբուրել. գգուել. մեղմով շօշափել կամ մերձենալ:
Kísser քիսըր գ. Համբուրող:
Kíssingcrust քիսինկքրըսթ գ. Շրթունք կեղևոյ հացի:
Kit քիթ գ. Դոյլ, դաշնակարան. ջութակ փոքրիկ:
Kítchen քիչըն գ. Խոհարան, խոհակերոց:
Kítchengarden քիչընկարտըն գ. Բանջարանոց:
Kítchenmaid քիչընմէյտ գ. Աղախին 'ի խոհակերոցի:
Kítchenstuff քիչընսթըֆ գ. Պարարտութիւն մսոյ հալածեալ:
Kítchenwench քիչընուէնչ. Տ. Kitchenmaid.
Kítchenwork քիչընուըրք գ. Խոհարարութիւն:
Kite քայթ գ. Ցին. խաղալիկ ինչ տղայոց:
Kítesfoot քայթսֆութ գ. Բոյս ինչ:
Kith քիթհ գ. Ծանօթ. բարեկամ:
Kítten քիթթըն գ. Կորիւն կատուի:
To Kítten, բ, չ. Ծնանիլ կատուի:
To Klik քլիք բ, չ. Շաչել, հնչել:
To Knab նէպ բ, ն. Կրծել, ուտել, ճարակել:
Knack նէք գ. Խաղալիկ. հնարք, ճարտարութիւն, արուեստ, գիտ. չքնաղագիտ ինչ:
To Knack, բ, չ. Ճայթել, հնչել:
Knácker նէքըր գ. Յօրինող խաղալկաց. չուանագործ:
Knag նէկ գ. Ոստ (ծառոց):
Knággy նէկկի ած. Ոստալից:
Knap նէփ գ. Բլուր, գագաթն, կատար:
To Knap, բ, ն. Կրծել, ուտել, ճարակել. բաղխել, հնչել, շաչել:
To Knápple նէփփըլ բ, չ. Կրծել, հանել ձայն շառաչման 'ի կրծելն կամ յուտելն:
Knápsack նէփսէք գ. Պայուսակ զօրաց:
Knápweed նէփուիտ գ. Բոյս ինչ:
Knare նէյր գ. Ոստ ծառոց:
Knave նէյվ գ. Մանուկ, ծառայ. սպասհակ, անզգամ. խորամանկ, նենգաւոր. զինուոր ('ի թղթախաղս):
Knávery նէյվըրի գ. Խորամանկութիւն, անզգամութիւն, չարութիւն:
Knávish նէյվիշ ած. Խորամանկ, նենգաւոր, անզգամ, չարասէր:
Knávishly նէյվիշլի մ. Խորամանկութեամբ, նենգաւ, չարութեամբ:
To Knead նիտ բ, ն. Զանգել, շաղել, թրել, զուգախառնել, հայս հարկանել:
Knéadingtrough նիտինկթրօֆ գ. Տաշտ հացագործաց:
Knee նի գ. Ծունկ, ծունր. կողքնաւին:

To Knee, բ, ն. Ծունր կրկնել, 'ի գուծս անկեալ աղաչել: [լից:
Kneed նիտ ած. Որ ունի գծունր. սասա_
Knéedeep նիտիփ ած. Մինչև 'ի ծունկս:
Knéedgrass նիտկրէս գ. Սեզ:
Knéeholm նիհօլմ գ. Կաղմորենի (խոտ):
To Kneel նիլ բ, չ. Ծունր դնել, 'ի գուծս անկանիլ:
Knéepan նիփէն գ. Ոսկր ինչ ծնգաց:
Knéetribute նիթրիպիութ գ. Ծնրադրութիւն, ողջոյն կամ յարգութիւն ծնրադրական:
Knel նէլ գ. Հնչիւն զանգակի վասն նորոց մեռելոց:
Knew նիու. Կատարեալ ժամանակ to Know բային:
Knife նայֆ (յոգն. knives) գ. Կարոց, դանակ, սուր:
Knight նայթ գ. Ասպետ, ազնուական. ախոյեան, քաջամարտիկ: – errant, ասպետ աստանդական: – of the post, սուտ վկայ: – of the shire, գործակալ նահանգի:
To Knight, բ, ն. Ասպետ առնել:
Kníghtly նայթլի մ. Ասպետաբար, քաջաբար, իշխանաբար:
Kníghthood նայթհուտ գ. Ասպետութիւն:
Kníghtless նայթլէս ած. Անվայել ասպետի կամ ազնուականի: [կուած:
Knit նիթ գ. Հիւսք, հիւսուած, անկուած:
To Knit, բ, ն. Հիւսել, անկանել. յօդել, կապել, միաւորել. կնքել:
To Knit, բ, չ. Հիւսել. յօդիլ, միանալ, հալիլ: [կանէ:
Knítter նիթթըր գ. Որ հիւսէ կամ անկանէ:
Kníttingneedle նիթթինկնիտըլ գ. Ասեղն հիւսելոյ գդալակայս:
Kníttle նիթթըլ գ. Կապ քսակի:
Knob նօպ գ. Այտուց, հանգոյց, սառ:
Knóbbed նօպտ ած. Ուռուցեալ, սառալից, խորտուբորտ:
Knóbbiness նօպպինէս գ. Խորտուբորտութիւն:
Knóbby նօպպի ած. Սառալից, խորտուբորտ. խիստ, յամառ:
Knock նօք գ. Հարուած, կռուփ:
To Knock, բ, ն. Բաղխել, հարկանել. հանել, մերժել, թափել. խորտակել. յարուցանել, զարթուցանել. մտել, վարել: – down, զգետնել հարուածովք: – on the head, կափահարել, սպանանել:
To Knock, բ, չ. Բաղխել, հարկանել: – under, տեղի տալ:
Knócker նօքըր գ. Ուռն դրան:
Knoll նօլ գ. Լեռնակ, բլրակ, հողակոյտ:
To Knoll, բ, ն. Հարկանել, հնչեցուցանել (զանգակ) 'ի նշան մահուան ուրուք:

Knop նօփ գ. Տես Knap.
Knot նօթ գ. Հանգոյց, կապ. յօդ, ղօղ. սառ, ծունր. կոկոն. խուրձ, կոյտ. ծծիկ. միաբանութիւն, գունդ, բազմութիւն. կնճիռն, դժուարութիւն:
To Knot, բ, ն. Հանգուցել, կապել. խառնակել, կնճռել. յօդել, կապել:
To Knot, բ, չ. Ծունր կապել. պտղիլ:
Knótberrybush նօթպէրրիպուշ գ. Բոյս ինչ:
Knótgrass նօթկրէս գ. Տունկ ինչ:
Knótted նօթթէտ ած. Սառալից:
Knóttiness նօթթինէս գ. Անհարթութիւն, կնճիռն, դժուարութիւն:
Knótty նօթթի ած. Սառալից, խորտուբորտ. խիստ, պինդ. դժուարին, բազմակնճիռն, բազմամանուած:
To Know նօ. բ, ն. Գիտել, ճանաչել, իմանալ. տեղեկանալ, ծանօթանալ. որոշել. ծանօթ, տեղեակ կամ հմուտ լինել. գիտել (զկին). ընդունել, հաւանիլ:
To Know, բ, չ. Գիտել, տեղեակ կամ քաջածանօթ լինել: – for, ունել զգիտութիւն կամ զծանօթութիւն: of, հարցանել, քննել, տեղեկանալ:
Knówable նօէպլ ած. Գիտելի, իմանալի:
Knówer նօըր գ. Գիտակ, հմուտ, տեղեակ, քաջավարժ, քաջածանօթ:
Knówing նօին գ. Գիտութիւն, տեղեկութիւն, ծանօթութիւն:
Knówing, ած. Հմուտ, տեղեակ, ներկուռ, բանիբուն, ուսեալ, գիտուն:
Knówingly նօինկլի մ. Գիտնօրէն, իմաստնաբար, գիտութեամբ, կամաւ:
Knówledge նօլէճ գ. Գիտութիւն. հմտութիւն, տեղեկութիւն. ծանօթութիւն. լուր, համբաւ:
To Knówledge, բ, ն. Հաւանել, ընդունել, հաւանել:
To Knúbble նըպպըլ բ, ն. Կափել, ապտակել:
Knúckle նըքըլ գ. Յօդք կամ խաղալիկք (մատանց). ծունկ (անասնոց). ծունր (ծաղկանց):
To Knúckle, բ, չ. Տեղի տալ, պարտութիւն խոստովանիլ:
Knúckled նըքըլտ ած. Սառալից, յօդաւոր, խիստ, խորտաբորտ:
Knuff նըֆ գ. Գեղջուկ, չինական:
Knur, Knurle նըր, նըրլ գ. Սառ, կարծրագոյն մասն:
Koned քօնտ. (փոխանակ Knew բառի):
Kóran քօրան գ. Կուրան:
To Kyd քիտ բ, չ. Գիտել, ճանաչել:

L

L էլ Լ: Երկոտասաներորդ և բաղաձայն տառ այփաբետաց Անգղիացւոց:

La լօ մջ. Ահա, տես, այէ:

Lábdanum լէպտէնըմ գ. Լատան (խէժ):

To Lábefy լէպիֆայ բ, ն. Խախտել, քակտել, կործանել, եղծանել:

Lábel լէյպէլ գ. Տոմսակ. յաւելուած կոնդակի կամ կտակի. երիզ կնքոյ հրովարտակաց:

Lábent լէյպէնթ ած. Սահուն, սահեկան, լպրծուն, դիւրադայթ:

Lábial լէյպիէլ ած. Շրթնական, շրթանց (տառ):

Lábiated լէյպիէյթէտ ած. Շրթամբք ձեւացեալ, շրթնական, շրթանց:

Lábiodental լէյպիօտէնթէլ ած. Շրթնատամանց, արտաբերեալ շրթամբք և ատամամբք:

Labórant լէպօրէնթ գ. Քիմիագործ, քիմիական:

Láboratory լէպօրէթըրի գ. Գործատուն քիմիականաց:

Labórious լէպօրիըս ած. Աշխատասէր, փութաջան. աշխատալի, տաժանելի:

Labóriously լէպօրիըսլի մ. Աշխատանօք, բազմաշխատ:

Labóriousness լէպօրիըսնէս գ. Դժուարութիւն, լինելն բազմաշխատ. աշխատասիրութիւն, փութաջան աշխատութիւն:

Lábour լէյպըր գ. Աշխատութիւն, վաստակ, գործ. գործած, արարուած. երկն, ձիգն:

To Lábour, բ, ն. Գործել, աշխատասիրել. ձգնել, աշխատ առնել:

To Lábour, բ, չ. Աշխատիլ, ձգնել, գործել. տաժանիլ, տառապիլ. սխտանալ. երկնել:

Lábourer լէյպըրըր գ. Գործաւոր, աշխատաւոր, մշակ, վարձկան:

Láboursome լէյպըրսըմ ած. Բազմաշխատ, տաժանելի, դժուարին:

Lábra լէյպրէ գ. Շրթունք:

Lábyrinth լէպիրինթհ գ. Բաւիղ, լաբիւրինթ:

Lac լէք գ. Լոճ, լոճի խէժ:

Lace լէյս գ. Լար, սուսան. տուն. հաղբք, վարմ, ցանց, թակարդ, որոգայթ. կապ կամ ծոպ զգեստուց կանանց. զարդ անկուածոյ, ժապաւէն, վերջաւոր. շաքար (ասի ընդ կատակս):

To Lace, բ, ն. Կապել, մնդել. հաստատել. ժապաւինել, 'ի վերջաւորս զարդարել. երփն երփն զարդարել. հարկանել, գանել:

Laced mutton լէյստ մըթթըն գ. Բոզ, պոռնիկ:

Láceman լէյսմէն գ. Որ գործէ կամ վաճառէ անկուածոյ զարդս կամ ժապաւէնս:

Lácerable լէսէրէպլ ած. Պատառելի, խզելի:

To Lácerate լէսէրէյթ բ, ն. Պատառել, խզել, կեղեքել, հերձանել:

Lacerátion լէսէրէյշըն գ. Պատառումն, կեղեքումն, խզումն:

Lácerative լէսէրէթիվ ած. Պատառիչ, կեղեքիչ, հերձանող:

Láchrymal լէքրիմէլ ած. Արտասուածին, արտասուածոր, արտասուաց:

Láchrymary լէքրիմէրի ած. Արտասուաց, որ ունի արտասուս:

Lachrymátion լէքրիմէյշըն գ. Արտասուելն, լալումն:

Láchrymatory լէքրիմէթըրի գ. Սափոր կամ անօթ արտասուաց:

Lacíniated լէսինիէյթէտ ած. Զարդարեալ 'ի վերջաւորս:

Lack լէք գ. Պակասութիւն, կարօտութիւն, պէտք, չքաւորութիւն, չգոյ:

To Lack, բ, ն. և չ. Ոչ ունել, պակասիլ, կարօտիլ, ունել պէտս:

Láckbrain լէքպրէյն գ. Պակասամիտ, անմիտ:

Lácker լէքըր Ազգ ինչ ապակեբաց:

To Lácker, բ, ն. Օծանել ապակեբաւ:

Láckey լէքի գ. Սուրհանդակ, ծառայ, սպասաւոր:

To Láckey, բ, ն. և չ. Արբանեկել, կալ 'ի սպասու, պաշտել:

Lácklinen լէքլինին ած. Որ ոչ ունի շապիկ, աղքատ, ողորմելի:

Lácklustre լէքլըսթըր ած. Որ ոչ ունի լոյս կամ պայծառութիւն, տխուր:

Lacónic լէքօնիք ած. Լակոնական, սուղ, համառօտ, կարճ:

Lacónically լէքօնիքէլլի մ. Լակոնական ոճով, կարճ 'ի կարճոյ:

Láconism լէքօնիզմ գ. Լակոնաբանութի՛ւ, ոճ լակոնական, համառօտաբանութիւն:

Láctary լէքթէրի գ. Կաթնատուն:

Láctary, ած. Կաթնային, կաթնալից, կաթնաւոր:

Lactátion լէքթէյշըն գ. Դիեցումն:

Lácteal լէքթիէլ գ. Երակ կամ անօթ կաթին: The – veins, կաթներակք:

Lácteal, ած. Կաթին:

Lácteous լէ՛քթիըս ած. Կաթին։ The – vessels, անօթք կաթին, կաթներակք։

Lactéscence լէքթէ՛սսէնս գ. Ի գոյն կաթին։

Lactéscent լէքթէ՛սսէնթ ած. Կաթնաբեր, կաթնալից։

Lactíferous լէքթի՛ֆէրըս ած. Կաթնաբեր, կաթնածու։ [նեակ։

Lad լէտ գ. Մանուկ, պատանի, պատա-

Ládder լէ՛տտըր գ. Սանդուղք. աստիճան. վերելք։

Lade լէյտ գ. Գետաբերան։

To Lade, բ, ն. Բառնալ, բեռնաւորել, ծանրաբեռնել. բառնալ, հանել, 'ի բաց առնուլ։ [ութիւն։

Láding լէ՛յտին գ. Բեռն, ծանրաբեռն-

Ládle լէ՛տըլ գ. Շերեփ, ճաշակ. անօթ, ընդունարան։

Lády լէ՛տի գ. Տիկին, տիրուհի, բամբիշ, մեծուհի։ Young –, օրիորդ։

Lády-bedstraw լէ՛տի-պէտսթրօ գ. Բոյս ինչ (Gallium).

Lády-bird, Lády-cow, Lády-fly, լէ՛տի-պըրտ, լէ՛տի-քաու, լէ՛տի-ֆլայ գ. Միջատ ինչ փոքրիկ։

Lády-day լէ՛տի-տէյ գ. Տօն աւետեաց։

Lády-like լէ՛տի-լայք ած. Տիկնանման, գիրգ, փափուկ, հեշտալի, քնքուշ։

Lády-mantle լէ՛տի-մէնթըլ գ. Բոյս ինչ։

Ládyship լէ՛տիշիփ գ. Տիկնութիւն։

Lády's-slipper լէ՛տիզ-սլիփփըր գ. Ծաղիկ ինչ։

Lády's-smock լէ՛տիզ-սմօք գ. Ծաղիկ ինչ։

Lag լէկ ած. Վերջին, յետին, յետնեալ. յամր, անագան, դանդաղ։

Lag, գ. Վերջինն, յետինն, յետնորդ։

To Lag, բ, չ. Յետնիլ, անագանիլ, յամենալ, դանդաղիլ։ [դող։

Lágger լէ՛կկըր գ. Յետնեալ, յամր, դան-

Láic, Láical լէ՛յիք, լէ՛յիքէլ ած. Աշխարհիկ, աշխարհական, ժողովրդական։

Laid լէյտ. Անցեալ ընդունելութիւն to Lay բայի։ [Lie բայի։

Lain լէյն. Անցեալ ընդունելութիւն to

Lair լէյր գ. Որջ, խշտիք, գագաթք։

Laird լէյրտ գ. Տանուտէր, տէր դերդաստանի կամ կալուածոց։

Láity լէ՛յիթի գ. Աշխարհականք, ժողովրդականք. աշխարհականութիւն, վիճակ աշխարհական։

Lake լէյք գ. Լիճ, ծովակ. լայքա (ներկ ինչ կարմիր)։

Lamb լէմ գ. Գառն, ոչխարիկ։ [կան։

Lámbative լէ՛մպէթիվ գ. Դեղ լիզողա-

Lámbent լէ՛մպէնթ ած. Թեթեւանդամ, կայտառ. բախած. լափլիզող (հուր)։

Lámbkin լէ՛մքին գ. Գառնիկ։

Lámbs-wool լէ՛մզ-ուուլ գ. Ըմպ ինչ գարեջրոյ։

Lame լէյմ ած. Կաղ, խեղ, հաշմանդամ. տկար, թերի, պակասաւոր։

To Lame, բ, ն. Խախտել զանդամս, հաշմեցուցանել։

Lámellated լէ՛մէլլէյթէտ ած. Թիթեղնապատ, տախտակամած։

Lámely լէ՛յմլի մ. Կաղ 'ի կաղ, գայթ 'ի գայթ. անկատար, թերի, ըստ մասին. յողդողդ. ակամայ, դժուարաւ։

Lámeness լէ՛յմնէս գ. Հաշմութիւն, խեղութիւն. թուլութիւն, տկարութիւն, թերութիւն։

Lamént լէմէ՛նթ գ. Ողբ, կոծ, աշխար, հեծութիւն, սուգ։

To Lamént, բ, ն. և չ. Ողբալ, ողալ, հեծել, կոծել։

Lámentable լէ՛մէնթէպըլ ած. Ողբալի, աշխարելի. ցաւալի, տրտմալի, վշտալի. թշուառ, ողորմելի։

Lámentably լէ՛մէնթէպլի մ. Ողբագին, ցաւագինս, վշտագին, ողորմ։

Lamentátion լէմէնթէ՛յշըն գ. Ողբումն, ողբ, կոծ, հեծութիւն, աշխար։

Laménter լէմէ՛նթըր գ. Ողբացող, աշխարող, կոծող։

Lámentine լէ՛մէնթայն գ. Ձուկն ինչ մեծ։

Lámina լէ՛մինէ գ. Տախտակ, թիթեղն, դրուագ։

Láminated լէ՛մինէյթէտ ած. Տախտակամած, թիթեղնապատ։

To Lamm լէմ բ, ն. Գանել, բրածեծ առնել։

Lámmas լէ՛մմէս գ. Առաջին օր օգոստոսի։

Lamp լէմփ գ. Կանթեղ, լապտեր, ղամպար. լոյս, ճրագ։

Lámpass լէ՛մփէս գ. Ախտ ինչ բերանոյ երիվարաց։ [նկարու։

Lámpblack լէ՛մփպլէք գ. Մուր 'ի պէտս

Lámping լէ՛մփին ած. Ղամպարափայլ, նշուլագեղ։

Lampóon լէմփո՛ւն գ. Երգիծաբանութի։

To Lampóon, բ, ն. Երգիծաբանել, պախարակել։

Lampóoner լէմփո՛ւնըր գ. Երգիծաբան։

Lámprey լէ՛մփրի գ. Մորէ (ձուկն)։

Lámpron լէ՛մփրըն գ. Ձուկն ինչ ծովու։

Lance լէնս գ. Նիզակ, գեղարդն, տէգ։

To Lance, բ, ն. Հարկանել նիզակաւ, խոցել տիգաւ կամ գեղարդեամբ. խոցել, վիրաւորել, հատանել։

Láncely լէ՛նսլի ած. Նիզակաձև։

Lancepésade լէնսփի՛զէյտ գ. Զինուոր ինչ կամ թիկնապահ։

Láncet լէ՛նսէթ գ. Նշտիր:
To Lanch լէնչ. Տես to Launch.
Lancinátion լէնսինէ՛շըն գ. Պատառումն, հերձումն:
To Láncinate լէ՛նսինէյթ բ, ն. Պատառել, հերձանել, ճեղքել:
Land լէ՛նտ գ. Երկիր, սահման երկրի, գաւառ. ցամաք. գետին, կալուած գետնոյ. մէզ:
To Land, բ, ն. Թափել 'ի ցամաք:
To Land, բ, չ. Ելանել 'ի ցամաք:
Lánded լէ՛նտէտ ած. Որ ունի բազում կալուածս:
Lándfall լէ՛նտֆօլ գ. Անկումն կամ փոխադրութիւն կալուածոց:
Lándflood լէ՛նտֆլըտ գ. Հեղեղումն, յորդութիւն ջուրց 'ի վերայ երկրի:
Lánd-forces լէ՛նտ-ֆօրսըզ գ. Զօրք կամ զօրութիւն ցամաքային:
Lándgrave լէ՛նտկրէյվ գ. Աշխարհակոմս:
Lándholder լէ՛նտհօլտըր գ. Տէր երկրի, կալուածոյ, կալուածատէր:
Lándjobber լէ՛նտճօպըր գ. Միջնորդ վաճառոյ կալուածոց:
Lánding, Lánding-place լէ՛նտին, լէ՛նտին-փլէյս գ. Գլուխ սանդղոց:
Lándlady լէ՛նտլէտի գ. Տիկին կալուածոց. կապելուհի:
Lándless լէ՛նտլէս ած. Որ ոչ ունի կալուածս:
Lándlocked լէ՛նտլօքտ ած. Փակեալ ցամաքաւ:
Lándloper լէ՛նտլօփըր գ. Վտարանդի 'ի ցամաքի:
Lándlord լէ՛նտլօրտ գ. Կալուածատէր. տանուտէր. պանդոկապետ:
Lándmark լէ՛նտմարք գ. Սահման երկրի կամ կալուածոց:
Lándscape լէ՛նտսքէյփ գ. Դաշտավայր. նկար դաշտորէից:
Lánd-tax լէ՛նտ-թէքս գ. Հարկ կալուածոց կամ տանց: [պետ:
Lánd-waiter լէ՛նտ-ուէյթըր գ. Մաքսա-
Lándward լէ՛նտուօրտ մ. Ուղղեալ 'ի ցամաք կամ 'ի ցամաքակողմն:
Lane լէյն գ. Նրբափողոց. անձուկ ճանապարհ ընդ մէջ երկկարգեան զինուորաց:
Láneret լէ՛նէրէթ գ. Բազէ փոքրիկ:
Lánguage լէ՛նկուիճ գ. Լեզու, բարբառ, ոճ խօսից, խօսք:
Lánguaged լէ՛նկուիճտ ած. Բազմալեզու, որ ունի այլեայլ բարբառս:
Lánguage-master լէ՛նկուիճ-մասթըր գ. Վարժապետ լեզուաց:
Lánguet լէ՛նկուէթ գ. Լեզուակ, լեզուանման ինչ:

Lánguid լէ՛նկուիտ ած. Թոյլ, տկար, մեղկ, մեղմ, անզօր, կթոտ, կթուցեալ. լքեալ, վհերոտ, վհատեալ:
Lánguidly լէ՛նկուիտլի մ. Թուլութեամբ, թուլակի, տկարագոյնս:
Lánguidness լէ՛նկուիտնէս գ. Թուլութի, տկարութիւն:
Lánguish լէ՛նկուիշ գ. Քաղցր կամ կաթոգին հայեցուած:
To Lánguish, բ, չ. Թուլանալ, թալանալ, նուաղել, նուաղիլ, լքանիլ, կթոտիլ, քաղել զօրութեան, տկարանալ, հալչիլ, ծիւրիլ. սգօ երեւիլ. կաթոգնիլ:
Lánguishingly լէ՛նկուիշինկլի մ. Թուլութեամբ, թուլակի, մեղմով. մեղկութեամբ, ձանձրութեամբ:
Lánguishment լէ՛նկուիշմէնթ գ. Թուլութիւն, մեղկութիւն, լքումն:
Lánguor լէ՛նկուըր գ. Թուլութիւն, տկարութիւն. լքումն, վհատութիւն. մեղկութիւն, գաղջութիւն:
Lánguorous լէ՛նկուըրըս ած. Լքեալ, ձանձրացեալ: [ռել, կեղեքել:
To Lániate լէ՛նիէյթ բ, ն. Յօշել, պատա-
Lánifice լէ՛նիֆիս գ. Ասրագործութի, ասուագործութիւն:
Lánigerous լէնի՛ճէրըս ած. Ասրաբեր, ասրաբոյս, գեղմնաբարձ:
Lank լէնք ած. Սին, աղաղուն, վտիտ, անօսր, նուազ, դատարկ, ցամաք. թոյլ, տկար:
Lánkness լէ՛նքնէս գ. Վտտութիւն, անօսրութիւն, նիհարութիւն:
Lánner լէ՛ննըր գ. Ազգ որսական բազէից:
Lánsquenet լէ՛նսքընէթ գ. Հետեւակազօր. ազգ ինչ խաղու թղթոց:
Lántern լէ՛նթըրն գ. Լուսատու աշտարակ. լապտեր նաւահանգստից: Dark –, լապտեր գողոց: – jaws, դէմք աղաղուն:
Lanúginous լէնիու՛ճինըս ած. Լի աղուամազիւք, թաւ, բրդոտ:
Lap լէփ գ. Քղանց կամ դրօշակ հանդերձից. գոգ հանդերձից. ծոց, գոգ, 'ի վերայ ծնգաց:
To Lap, բ, ն. Պատել, պատատել, փաթութել, ծածկել:
To Lap, բ, չ. Պատիլ, ափիլ:
To Lap, բ, ն. և չ. Լափել, լիզել:
Lápdog լէ՛փտօկ գ. Բոնոնեան շնիկ:
Lápful լէ՛փֆուլ գ. Գոգ լցեալ, գոգով չափ:
Lápicide լէ՛փիսայտ գ. Քարահատ:
Lápidary լէ՛փիտէրի գ. Ականագործ, ականավաճառ:
To Lápidate լէ՛փիտէյթ բ, ն. Քարկոծել, քարկոծ առնել:

Lapidátion լէփիտէ՛շըն գ. Քարկոծութիւն, քարկոծումն:

Lapídeous լէփի՛տիըս ած. Քարեղէն, վիմեղէն, վիմարդեան:

Lapidéscence լէփիտէ՛սէնս գ. Քարացումն, քարացեալ գոյացութիւն:

Lapidéscent լէփիտէ՛սէնթ ած. Քարացեալ, փոխարկեալ 'ի քար:

Lapidífic լէփիտի՛ֆիք ած. Քարացուցիչ, որ ձեւացուցանէ զքար:

Lapidificátion լէփիտիֆիքէ՛շըն գ. Քարացուցումն, փոխարկումն 'ի քար:

Lápidist լէ՛փիտիսթ գ. Ակնագործ:

Lápis լէ՛յփիս գ. Քար: – lazuli, գոձազմ:

Lápper լէ՛փփըր գ. Պատող, փաթութող. լափող, լիզող:

Láppet լէ՛փփէթ գ. Դրօշակ զգեստու. թեւ խուրի եւրոպացւոց:

Lapse լէփս գ. Հոսանք (ջրոց), կարկաջասահանք. անցումն կամ շրջանք (ժամանակի). վրիպակ, սխալումն. անցումն կամ փոխադրութիւն (իրաւանց):

To Lapse, բ, չ. Սահիլ, անկանիլ. վրիպել, գթել. անցանել. տկարանալ, վատթարանալ:

Lápwing լէ՛փուին գ. Թռչուն ինչ:

Lápwork լէ՛փուըրք գ. Գործ հիւսկէն:

Lárboard լա՛րպորտ գ. Ձախակողմն նաւու:

Lárceny լա՛րսընի գ. Գողութիւն:

Larch լարչ գ. Սոճի:

Lard լարտ գ. Գիրուց կամ ճարպ խոզի. տպուխտ խոզի:

To Lard, բ, ն. Համեմել ճարպով խոզի. պարարտացուցանել. համեմել, խառնել, արկանել 'ի:

Lárder լա՛րտըր գ. Տնտեսարան կերակրոց:

Lárderer լա՛րտըրըր գ. Տնտեսարանապետ:

Lárdon լա՛րտըն գ. Կտորակ կամ մասն տպխտոյ խոզի:

Large լարճ ած. Մեծ, մեծաքանակ, յաղթ. լայն, ընդարձակ, լայնատարր. առատ, հարուստ, յորդ. ճոխաբան: At –, համարձակ, ազատաբար, անարգել. ճոխագոյնս, ընդարձակագոյնս, երկար բանիւք:

Lárgely լա՛րճլի մ. Ընդարձակագոյնս. ճոխագոյնս. առատաբար. անխնայ, բազումս:

Lárgeness լա՛րճնէս գ. Մեծութի. ընդարձակութիւն, լայնութիւն, տարածութիւն. ճոխութիւն, առատութիւն:

Lárgess լա՛րճէս գ. Առատաձեռնութիւն, պարգեւք, շնորհք, բարերարութիւն:

Largítion լարճի՛շըն գ. Առատաձեռնութիւն, առատաբաշխութիւն:

Lark լարք գ. Արտոյտ:

Lárker լա՛րքըր գ. Որսորդ արտոյտ թռչնոյ:

Lárkspur լա՛րքսփըր գ. Բոյս ինչ:

Lárvated լա՛րվէթէտ ած. Դիմակաւոր, պատրուակեալ:

Lárum լէ՛րըմ գ. Ազդակ պահապանաց. զարթուցիչ (ժամացոյց):

Lary'ngotomy լէրինկօ՛թոմի գ. Հագագահատութիւն (ըստ վիրաբուժից):

Lárynx լէ՛րինքս գ. Հագագ, գլուխ շնչափողի:

Lascívient լէսի՛վիէնթ ած. Որ խայտայ, կայտառող:

Lascívious լէսի՛վիըս ած. Վաւաշ, պագշոտ, շամբուշ, լկտի, խենէշ:

Lascíviously լէսի՛վիըսլի մ. Պագշոտութեամբ, շամբշաբար, տռփանօք:

Lascíviousness լէսի՛վիըսնէս գ. Վաւաշոտութիւն, պագշոտութիւն, շամբշութի, լկտութիւն, տռփանք:

Lash լաշ գ. Հարուած գաւազանի կամ խարազանի, գան. գնտակ խարազանի. ծաղր, թակարդ, վարմ, ցանց. երգիծանութիւն:

To Lash, բ, ն. Հարկանել խարազանաւ կամ գաւազանաւ, գանել. բաղխել, հնչեցուցանել. երգիծանել, թշնամանել: Տ. to Lace.

To Lash, բ, չ. Բաղխել զօդ խարազանաւ, հնչեցուցանել զխարազան:

Lásher լէ՛շըր գ. Որ հարկանէ գաւազանաւ կամ խարազանաւ:

Lass լաս գ. Աղջիկ մատաղ, օրիորդ:

Lássitude լէ՛սիթիուտ գ. Խոնջութիւն, վաստակ, աշխատութիւն:

Lásslorn լէ՛սլորն ած. Թողեալ կամ լքեալ 'ի սիրուհւոյն:

Last լասթ ած. Յետին, վերջին, անագան. ստորին. անցեալ, նախընթաց: At –, 'ի վախճանի, հուսկ յետոյ, ուր ուրեմն: The –, աւարտ, վախճան, վերջին սահման:

Last, մ. Վերջին անգամ, 'ի վերջնումն նուագի, 'ի վախճանի, հուսկ յետոյ, զկնի:

Last, գ. Կաղապար կօշկակարաց կամ կարուակաց. չափ կամ կշիռ ինչ:

To Last, բ, չ. Տեւել, տոկալ, մնալ:

Lástage լէ՛սթէճ գ. Մաքս ինչ վաճառուց. նաւախիճ:

Lástery լէ՛սթըրի գ. Գոյն ինչ կարմրափայլ:

Lásting լէ՛սթին ած. Մնայուն, յարակայ, տեւողական, երկարատեւ, հաստատուն:

Lástingly լէ՛սթինլի մ. Յարակայ, միշտ, հաստատութեամբ:

Lástingness լէ՛սթիննէս գ. Տեւողութիւն, յարակայութիւն:

Lástly լէ՛սթլի մ. Յետոյ, ապա, զկնի ուրեմն. 'ի վախճանի, հուսկ յետոյ:

Latch լէչ գ. Դռնափակ, սողն:

To Latch, բ, ն. Փակել, դռնափակ արկանել, սողնել. շաղափնել, օծանել:

Látches լէչէզ գ. Պարանք կամ սռւասանք ինչ նաւու:

Látchet լէչէթ գ. Խրաց կօշկաց:

Late լէյթ ած. Անագան, յամր. վերջին, յետին. մեռեալ, վախճանեալ. բարեյիշատակ.

Late, մ. Անագան ուրեմն, հուսկ յետոյ, 'ի վախճանի. անագան, 'ի տարաժամու. սակաւ մի յառաջ, նորոգ, այժմ իսկ: Of –, սակաւ մի յառաջ, սակաւ ժամանակք են՝ յորմէհետէ:

Láted լէյթէտ ած. Տարաժամ, տարաժամեալ, անագան, անագանեալ:

Látely լէյթլի մ. Սակաւ մի յառաջ, նորոգ, այժմ իսկ, արդ իսկ:

Láteness լէյթնէս գ. Տարաժամութիւն, անագանութիւն, երեկոյանալն:

Látent լէյթէնթ ած. Թագուն, գաղտնի, ծածկեալ:

Láteral լէթէրէլ ած. Կողմնական, 'ի կողմանէ. կողմնագիծ:

Laterálity լէթէրէլիթի գ. Կողմնականութիւն, ունելն զկողմն:

Láterally լէթէրէլլի մ. Կողմնակի, 'ի կողմանէ, 'ի կողաց:

Láteward լէյթուըրտ մ. Սակաւ մի անագան:

Lath լաթհ գ. Տախտակ նուրբ և երկայն:

Lath, գ. Մասն ինչ կալուածոց կոմսուէ:

To Lath, բ, ն. Պատել նուրբ տախտակօք, դրուագել:

Lathe լէյթհ գ. Ճախարակ:

Láther լէթհըր գ. Փրփուր օճառի:

To Láther, բ, չ. Փրփրել օճառի 'ի ջուր:

To Láther, բ, ն. Փրփրել զօճառն 'ի ջուր, լուանալ օճառաւ:

Látin լէթին ած. Լատին, լատինական:

Látin, գ. Նիւթ համբակաց թարգմանելի 'ի լատին:

Látinism լէթինիզմ գ. Լատինաբանութիւն, ոճ լատին բարբառոյ:

Látinist լէթինիսթ գ. Լատինագէտ:

Latínity լէթինիթի գ. Լատին բարբառ:

To Látinize լէթինայզ բ, ն. Վարել լատին ոճով, լատինաբանել:

To Látinize, բ, չ. Լատինացուցանել, ուսուցանել զբառն լատին յանգով:

Látish լէյթիշ ած. Սակաւ մի անագան:

Latiróstrous լէթիրօսթրըս ած. Լայնակտուց:

Látitancy լէթիթէնսի գ. Գաղտնութի:

Látitant լէթիթէնթ ած. Գաղտնի, թագուն, ծածուկ, աներեւոյթ, ղօղեալ:

Latitátion լէթիթէշըն գ. Գաղտնութի. ծածկութիւն. թագնութիւն:

Látitude լէթիթիուտ գ. Լայնութի, տարածութիւն. ընդարձակութի, ազատութի:

Latitudinárian լէթիթիուտինէրիէն ած. Ընդարձակ, համարձակ, լայնարձակ ('ի խորհուրդս և 'ի գործս):

Latitudinárian, գ. Լայնական աղանդաւոր (անխտիր 'ի կրօնս):

Látrant լէթրէնթ ած. Հաչող, հաչօղական:

Latría լէյթրայէ գ. Պաշտօն ածոյին:

Látten լէթթէն գ. Արոյր, պղինձ ծխեալ կամ փայլուն:

Látter լէթթըր ած. Անագան, յամր. յետին, վերջին:

Látterly լէթթըրլի մ. Հուսկ յետոյ. 'ի վախճանի:

Láttice լէթթիս գ. Վանդակապատ պատուհան:

To Láttice, բ, ն. Վանդակապատ յօրինել, վանդակել:

Lavátion լէվէշըն գ. Լուացումն:

Lávatory լէվէթըրի գ. Լուացարան:

Laud լօտ գ. Գովեստ, գովութիւն, ներբող. օրհնութիւն, բարեբանութիւն:

To Laud, բ, ն. Օրհնել, գովել, բարեբանել, հռչակել, փառաբանել:

Láudable լօտէպլ ած. Գովելի, արժանագով. առողջարար, քաջառողջ:

Láudableness լօտէպլնէս գ. Արժանագովութիւն, գովութիւն:

Láudably լօտէպլի մ. Գովութեամբ, վայելուչ իմն, ըստ արժանեաց:

Láudanum լօտէնըմ գ. Լաւդան:

To Lave լէյվ բ, ն. Լուանալ, ողողել. սրբել. ամբառնալ, հանել 'ի վեր:

To Lave, բ, չ. Լուանալ զանձն:

To Lavéer լէյվիր բ, չ. Սահել խոտորիլ յուղիղ ընթացից, շեղիլ:

Lávender լէվէնտըր գ. Ապլ նարդի. (ամ. լավանտա): կինք:

Láver լէյվըր գ. Լուացարան, լոգարան,

Laugh լաֆ գ. Ծաղր, ծիծաղ:

To Laugh, բ, ն. Ծաղր առնել, այպանել:

To Laugh, բ, չ. Ծիծաղել. խնդալ. զուարթագին երևիլ: – at, ծաղր առնել:

Láughable լաֆէպլ ած. Ծիծաղելի, ծիծաղական, ծաղրական:

Láugher լաֆըր գ. Ծիծաղող:

Láughingly լաֆինկլի մ. Ծաղու, ծիծաղելով. խնդագին:

Láughingstock լաֆինկսթաք գ. Խաղալիկ, առակ նշաւակի, այպն կատականաց

Láughter լաֆթըր գ. Ծիծաղ. ծաղր:

Lávish լէվիշ ած. Շռայլ. վատնիչ. անչափ. առատ:

To Lávish, բ, ն. Վատնել շռայլութբ, շռայլել:

Lávisher լէվիշըր գ. Վատնիչ, շռայլ:

Lávishly լէվիշլի մ. Շռայլաբար, անչափ, առատապէս:

Lávishment, Lávishness լէվիշմէնթ, լէվիշնէս գ. Շռայլութիւն, վատնումն, անչափ առատութիւն:

To Launch լանչ բ. չ. Մխիլ. խորամուխ լինել. յարձակիլ, ընդարձակիլ, տարածիլ:

To Launch, բ. ն. Արկանել կամ իջուցանել 'ի ջուր, ընկղմել, խորամուխ առնել. արձակել, ընկենուլ, արկանել:

Laund լանտ գ. Դաշտ յանտառի:

Láundress լանտրէս գ. Կին լուացարար:

Láundry լանտրի գ. Տեղի լուանալոյ ըղհանդերձս. լուացումն:

Lavólta լէվօլթէ գ. Կաքաւ ինչ ոտից ըստ նախնեաց:

Láureate լօրիյէթ ած. Պսակեալ սարդենեաւ:

Laureátion լօրիէշըն գ. Պսակաւորութիւն սարդենեաւ, պատիւ վարդապետական:

Láurel լօրէլ գ. Դափնի, սարդենի:

Láureled լօրէլտ ած. Պսակեալ սարդենեաւ, պսակաւոր:

Law լօ գ. Օրէնք, իրաւունք. հրաման, պատուիրան. կարգ, կանոն, սահման. դատ, դատաստան. օրէնսգիտութիւն, իրաւագիտութիւն:

Láwful լօֆուլ ած. Օրինաւոր, ըստ օրինաց, արդար, իրաւացի, հարազատ:

Láwfully լօֆուլլի մ. Օրինօք, ըստ իրաւանց, արդարապէս, վաւերաբար:

Láwfulness լօֆուլնէս գ. Օրինաւորութիւն, արդարութիւն:

Láwgiver լօկիվըր գ. Օրէնսդիր, օրինադիր:

Láwgiving լօկիվին ած. Օրինադրական, օրինադիր:

Láwless լօլէս ած. Անօրէն, անիրաւ, ապօրինաւոր, տարօրէն, անկարգ:

Láwlessly լօլէսլի մ. Արտաքոյ օրինաց, յանիրաւի, չարաչար:

Láwmaker լօմէյքըր գ. Օրէնսդիր, օրինադիր:

Lawn լօն գ. Դաշտ յանտառի կամ շըրջապատեալ 'ի ծառոց. բեհեզ ինչ սպիտակ, նուրբ կտաւի:

Láwsuit լօսիութ գ. Դատ, դատաստան, վէճ դատաստանական:

Láwyer լօյըր գ. Օրէնսդէտ, օրինական, օրէնսուսոյց, փաստաբան:

Lax լէքս գ. Լուծութիւն, կակղութիւն:

Lax, ած. Թոյլ, ափոր. ընդարձակ, լուծեալ, ... , կակուղ:

Laxátion լէքսէշըն գ. Թուլացումն, ընդարձակութիւն. թուլութիւն, լուծութիւն:

Láxative լէքսէթիվ ած. և գ. Կակղիչ կամ լուծողական (դեղ):

Láxativeness լէքսէթիվնէս գ. Լուծողականութիւն:

Láxity լէքսիթի գ. Թուլութիւն, լուծութիւն, կակղութիւն. ընդարձակութիւն, ծաւալումն:

Láxness լէքսնէս գ. Թուլութիւն, կակղութիւն, ընդարձակութիւն:

Lay լէյ գ. Կարգ, դասաւորութիւն, խաւ, տակ. գրաւ, տարակուսական ինչ:

Lay, գ. Տես Lea.

Lay, գ. Երգ, տաղ, տաղերգութիւն:

Lay, ած. Աշխարհիկ, աշխարհական. ժողովրդական:

Lay, Կատարեալ ժամանակ to Lie բայի:

To Lay, բ. ն. Դնել, հաստատել, զետեղել, կարգել. թաղել, սփռել, տարածել. ունել, պնդել, արգելուլ, փակել. յաւելուլ, յարել. պատել, օծանել, ներկել. անկել. ձգել, քարշել. ածել (ձուս). հանդարտել, դադարեցուցանել. դնել կամ արկանել 'ի վերայ. հնարել, նիւթել, գըտանել. ընծայել, տալ, մատուցանել. չարախօս կամ ամբաստան լինել, սագտանել: – apart, 'ի բաց ընկենուլ, 'ի բաց դնել, թօթափել: – aside, թողուլ, լքանել, հեռացուցանել: away, 'ի բաց թողուլ, հրաժարիլ, մերկանալ յանձնէ: – before, առաջի դնել, յանդիման առնել, պարզել, տարածել, յայտնել, ցուցանել: – by, գանձել, դնել 'ի պահեստի. հրաժարիլ, զանց առնել, թողուլ, արձակել: – down, գրաւ դնել, խոստանալ, փոխանակել. թողուլ, լքանել. դնել, հաստատել, պնդել. հանգուցանել, ընկողմնեցուցանել, տարածել ընդ երկիր: – for, դարանել, լարել զորոգայթ: – forth, լայնել, ընդարձակել, տարածել. պատել, ամփոփել զմեռեալն: – hold of, ունել, ըմբռնել: – in, գանձել, ամբարել, դնել 'ի պահեստի: – on, հարկանել, հանել, տալ: – open, պարզել, բանալ, յայտնել, ցուցանել: – over, պատել, դրուագել, օծանել, ծածկել, արկանել 'ի վերայ: – out, ծախել, վատնել, 'ի կիր արկանել. յայտնել, ցուցանել, բանալ, 'ի վեր հանել. կարգել, յօրինել, դնել. դնել զանձն, դիմագրաւ լինել: – to, արկանել կամ դնել 'ի վերայ, ընծայել, պարտական կացուցանել. հարկանել, աշխատ առնել, ճգնել, նեղել: – together, հաւաքել, ժողովել, դնել 'ի միասին: – under, 'ի ներքոյ արկանել, հնազանդեցուցանել, նուաճել ընդ: – up, արկանել 'ի մաշիմս, ունել 'ի մաշիմս, խօթացուցանել. գանձել, համբարել, պահել:

To Lay, բ. չ. Ձուս ածել. հնարել, ջա

նալ, գուն գործել: – about, գուն գործել, զամենայն հնարս հնարել: – at, հարկանել, բաղխել, ջանալ հարկանել: – in for, 'ի հետեւոյ մուտ գործել կամ առաջի առնել: – on, բաբախել, բաղխել. վասնել շայլութեամբ: – out, զգուշանալ, մխա գնել: – upon, նեղել, ձանձրացուցանել, թախանձել:

Láyer լէյըր գ. Խաւ, տակ, դասաւորութիւն. բողբոջ, ընձիւղ, բարունակ, շառաւիղ. որ ածէ զձուս:

Láyman լէյմըն գ. Աշխարհիկ, ժողովրդական. արձան 'ի պէտս նկարչաց:

Láystall լէյսթօլ գ. Աղբանոց, աղբեք:

Lázar լէյզըր գ. Ուրուկ, գօզի, բորոտ, ախտաժէտ: – house, Lazarétto, ուրկանոց. արգելանոց ժանտախտի, անկելանոց 'ի պէտս ըմբռնելոց 'ի ժանտ ախտէ:

Lázarwort լէյզէրուըրթ գ. Բոյս ինչ:

Lázily լէյզիլի մ. Ծուլութեամբ, հեղգութեամբ, դանդաղանօք:

Láziness լէյզինէս գ. Ծուլութիւն, դանդաղումն, ժամավաճառութիւն:

Lázing լէյզին ած. Ծոյլ, հեղգ, դանդաղ, ժամավաճառ:

Lázuli լէճուլի գ. Գոհազմ:

Lázy լէյզի ած. Ծոյլ, հեղգ, պղերգ, դանդաղ, յամրաշարժ:

L D, Համառօտութիւն Lord բառի:

Lea լի գ. Դաշտ կամ մարգագետին շրջափակեալ:

Lead լէտ գ. Կապար: Leads, տանիք ծածկեալ կապարաւ:

To Lead, բ. ն. Դրուագել կամ պատել կապարաւ:

Lead լիտ գ. Առաջնորդութիւն, հրամանատարութիւն:

To Lead, բ. ն. Տանել, ածել, հանել, վարել. առաջնորդ կամ զօրավար լինել, հովուել. ձգել, արկանել, յանկուցանել. վարել, անցուցանել, ունել:

To Lead, բ. չ. Առաջնորդ կամ ուղեցոյց լինել, առաջնորդել, հրամանատար լինել, ցուցանել կամ հորդել ճանապարհ:

Léaden լէտըն ած. Կապարեայ, կապարի. ծանր իբրեւ զկապար. ծանրադանդաղ, անշարժ:

Léader լիտըր գ. Առաջնորդ, հովիւ, գլուխ, իշխան, զօրագլուխ, հրամանատար. ուղեցոյց, յառաջընթաց, կարապետ:

Léading լիտին ած. Առաջին, առաջնորդ, գլխաւոր, երեւելի, նախկին:

Léading-strings լիտին-ըսթրինկզ գ. Կապ մանկանց 'ի քայլել զառաջինն:

Léadman լիտմըն գ. Պարագլուխ կաքաւու:

Léadwort լէտուըրթ գ. Խոտ ինչ:

Leaf լիֆ (յոգն. leaves) գ. Տերեւ. սաղարթ. թերթ թղթոյ, թերթ. թիթեղն ոսկի կամ արծաթի. փեղկ դրան:

To Leaf, բ. չ. Տերեւել, սաղարթանալ, տերեւազարդ ծաղկել:

Léafless լիֆլէս ած. Տերեւաթափ, անտերեւ, անսաղարթաբեր:

Léafy լիֆի ած. Տերեւալից, տերեւազարդ, սաղարթագեղ, սաղարթածաղիկ:

League լիկ գ. Դաշնակցութիւն, նիզակակցութիւն, ուխտ խաղաղութեան, միաբանութիւն:

League, գ. Փարսախ (չափ երից մղոնաց):

To League, բ. չ. Դաշնաւորել, նիզակակից լինել, միաբանել, յուխտ մտանել ընդ, դաշինս կռել:

Léagued լիկտ ած. Դաշնաւոր, դաշնակից, նիզակակից, միաբանեալ:

Léaguer լիկըր գ. Պաշարումն:

Leak լիք գ. Ծակ, ճեղքուած, անցք ջրոյ:

To Leak, բ. չ. Տալ անցս ջրոյ. թորել ընդ ճեղքուածս, արտաքս ծորել, քամել, մզել, հոսել, կայլակել:

Léakage լիքէճ գ. Հոսումն, թորումն, մզածք:

Léaky լիքի ած. Ծակոտեալ, հերձեալ, ճեղքեալ. շատախօս, բերանբաց:

Lean լին ած. Նիհար, ազազուն, հիւծեալ, վտիտ. թափուր, սին, անբեր. նուաստ, ստորին, փանաքի, աղքատ, նուաղ, դուզնաքեայ. անհարթ, անզարդ, անարուեստ:

Léan, գ. Միս ցամաք կամ անպարարտ:

To Lean, բ. չ. Յենուլ, հաստատիլ, ապաստան լինել. հակիլ, խոնարհիլ, կախիլ, անկանիլ:

Léanly լինլի մ. Նիհարութեամբ, ցամաքութեամբ:

Léanness լիննէս գ. Նիհարումն, վտտութիւն, ցամաքութիւն. նուաղութիւն, պակասութիւն, չքաւորութիւն:

Leap լիփ գ. Ոստումն, ընդոստումն, վազք. վախք. անցք կամ փոփոխութիւն յանկարծակի. յարձակումն, գինումն. ելանելն 'ի վերայ մատակի. վաստք, արկածք:

To Leap, բ. ն. Ընդոստ անցանել, վազել ընդ. ձմել ցատկունս, կթել զանասունս:

To Leap, բ. չ. Ոստնուլ, կաքաւել, լարախաղաց լինել. կայտառել, ցնծալ, խայտալ. բաբախել. յարձակիլ, ելանել ուժգնութեամբ:

Leap-frog լիփ-ֆրօկ գ. Ոստումն կամ կայթ դորտոյ. (խաղ ինչ մանկանց):

Leap-year լիփ-յիր գ. Նահանջ ամ:

To Learn լըրն բ, ն. Ուսանել. ուսուցանել: – by heart, ուսանել 'ի բերան:

To Learn, բ, չ. Ուսանել, տեղեկանալ:

Léarned լըրնէտ ած. Ուսեալ, քաջավարժ, գիտուն, հմուտ, ներհուն:

Léarnedly լըրնէտլի մ. Գիտնաբար, իմաստնաբար, քաջ:

Léarning լըրնին գ. Ուսումն, գիտութիւն. վարժութիւն, հմտութիւն:

Léarner լըրնըր գ. Աշակերտ, ուսանող, հաշակ:

Lease լիս գ. Տալն 'ի վարձու գիտլուածս, վարձ կալուածոց. վարձ:

To Lease, բ, ն. Տալ 'ի վարձու, վարձել:

To Lease լիզ բ, չ. Հասկաքաղ առնել:

Léaser լիզըր գ. Հասկաքաղ:

Leash լիշ գ. Խրաց կամ կապ ոտից բազէի. փոկ կամ սոռն շան. երեք ինչ կապեալ 'ի միասին. կապ, կապանք:

To Leash, բ, ն. Կապել, ունել 'ի կապանս:

Léasing լիզին գ. Սուտութիւն, սուտ, ստախօսութիւն:

Least լիսթ ած. Փոքրիկ, փոքր յոյժ, կարի փոքրագոյն, գոյզն, ամենեին:

Least, մ. Փոքր ինչ, սակաւ կամ նուազ քան: At –, at the –, at –wise, գէթ, գոնէ, գոնեայ, թերեւս:

Léasy լիզի ած. Թոյլ, տկար:

Léather լէթհըր գ. Խազախ, կաշի, մորթ, մաշկ: – -bottle, տիկ, հազալակ:

Léathercoat լէթհըրքօթ գ. Ազգ խնձորոյ:

Léatherdresser լէթհըրտրէսըր գ. Խազախորդ:

Léather-mouthed լէթհըր-մաութհտ ած. Մաշկաբերան:

Léathern լէթհըրն ած. Մաշկեայ, մաշկեղէն, կաշեայ, կաշեղէն:

Léatherseller լէթհըրսէլըր գ. Մաշկագործ, մաշկավաճառ:

Léathery լէթհըրի ած. Մաշկեայ, մաշկեղէն, մաշկանման:

Leave լիվ գ. Թոյլտուութիւն, թոյլ, հրաման, ազատութիւն. հրաման երթալոյ, արձակուրդ. ողջոյն հրաժարական, հրաժեշտ, բարեաւ մնա:

To Leave, բ, ն. Թողուլ. լքանել. յանձնել. հանել, ժողովել, զլրաժողով առնել: – off, թողուլ, լքանել, դադարել, վախճանել: – out, թողուլ 'ի բաց, զանց առնել:

To Leave, բ, չ. Դադարել, զկայ առնուլ: – off, դադարել, զկայ առնուլ, յետս կալ:

Léaved լիվտ ած. Տերեւալից, տերեւազարդ. բազմաթերթ, բազմափեղկեան:

Léaven լէվըն գ. Խմոր: Տես Leven.

To Léaven, բ, չ. Խմորել. ապականել:

Léaver լիվըր գ. Որ թողու կամ լքանէ, փախստական:

Leaves լիվզ. (Յոգն. Leaf բառի):

Léavings լիվինկզ գ. Մնացորդք, մնացուածք, նշխարք:

Léavy լիվի ած. Տես Leafy.

To Lech լէչ բ, ն. Լիզել, լիզանել:

Lécher լէչըր գ. Բոզարած, վաւաշոտ, շամբուշ:

To Lécher, բ, չ. Բոզարած լինել, պագշոտել, անառակել:

Lécherous լէչըրըս ած. Վաւաշ, պագշոտ, տռփոտ, անառակ:

Lécherously լէչըրըսլի մ. Վաւաշոտութեամբ, պագշոտութեամբ, շամբշաբար:

Lécherousness լէչըրըսնէս գ. Վաւաշոտութիւն, անառակութիւն:

Léchery լէչըրի գ. Շամբշութիւն, անառակութիւն, ցոփութիւն:

Léction լէքշըն գ. Ընթերցումն, ընթերցուած:

Lécture լէքչուր գ. Ընթերցուած, դասընթերցումն, կարդացումն, ընթերցանութիւն. ապաշնորհք, սաստ:

To Lécture, բ, ն. Դաս ասել, վարդապետել. կշտամբել, յանդիմանել:

To Lécture, բ, չ. Ուսուցանել, վարդապետել, դաս ասել:

Lécturer լէքչուրըր գ. Ուսուցիչ, վարդապետ. ընթերցող, քարոզիչ:

Léctureship լէքչուրշիփ գ. Վարդապետութիւն, քարոզութիւն:

Led լէտ. Անցեալ ընդունելութիւն to Lead բայի:

Ledge լէճ գ. Յատակ, կարգ, շարք. ծայր, եզր, շրթունք. գօտի կամ կարգ լերանց:

Lédhorse լէտհօրս գ. Գրաստ, ձի բեռնաբարձ:

Lee լի գ. Դիրտ, մրուր: Տ. Lees. կողմն հանդիպահայեաց հողմոյ:

Leech լիչ գ. Բժիշկ, վիրաբոյժ. տզրուկ:

To Leech, բ, ն. Բուժել, դարմանել:

Léechcraft լիչքրէֆթ գ. Բժշկութիւն, արուեստ բժշկութեան:

Leef լիֆ ած. Բարեբար, հեզ:

Leek լիք գ. Պրաս:

Leer լիր գ. Ընդ ական կամ քաղցր հայեցուած:

To Leer, բ, չ. Խոժոռ կամ ընդ ական հայել:

Lees լիզ գ. Մրուր, դիրտ:

To Leese, բ, ն. Կորուսանել:

Leet լիթ գ. Ատեան ինչ:

Léeward լիուօրտ ած. Ի հողմն կողմ

Left լէֆթ. Անցեալ ընդունելութիւն to Leave բայի։

Left, ած. Աձեակ, ձախ, ձախոյ, ձախակողմեան։

Left-handed լէֆթ-հէնտէտ ած. Աձեկագործ, աձեկան։

Left-handedness լէֆթ-հէնտէտնէս գ. Յաջողակութիւն գործելոյ աձեկաւ։

Leg լէկ գ. Սրունք. ոտն. ազդր, բարձ. յարգութիւն Թեքմամբ սրունից։

Légacy լէկէսի գ. Հրիտակ, պարգև կամ ողորմութիւն Թողեալ կտակաւ։

Légal լիկէլ ած. Օրինական, օրինաւոր, ըստ օրինաց, վաւերական։

Legálity լիկէլիտի գ. Օրինաւորութիւն, վաւերութիւն։

To Légalize լիկէլայզ բ, ն. Վաւերացուցանել, օրինաւոր առնել։

Légally լիկէլլի մ. Ըստ օրինաց, վաւերաբար։

Légatary լէկէթէրի գ. Հրիտակառու, հրիտակընկալ։

Légate լէկէթ գ. Դեսպան, պատգամաւոր. հրեշտակ կամ նուիրակ պապին։

Legatée լէկէթի գ. Հրիտակառու, հրիտակընկալ։

Légatine լէկէթայն ած. Դեսպանի կամ հրեշտակի պապին։

Legátion լիկէշըն գ. Դեսպանութիւն, հրեշտակութիւն։

Legátor լէկէթըր գ. Հրիտակարար։

Légend լիճէնտ գ. Վարք սրբոց, վկայաբանութիւն. պատմութիւն, զրոյց. պատմութիւն առասպելախառն. խորագիր կամ արձանագիր դրամոց։

Léger լէճըր գ. Մնայուն ինչ կամ անշարժ ուրեք։

Legerdemáin լէճըրտիմէյն գ. Ձեռնածութիւն, ճարտարութիւն ձեռաց։

Legérity լէճէրիտի գ. Թեթևութիւն։

Légged լէկտ ած. Որ ունի սրունս կամ ոտս, ոտնաւոր։

Légible լէճիպլ ած. Ընթեռնլի, ընթերցանելի. պարզ, յստակ, յայտնի։

Légibly լէճիպլի մ. Ընթեռնլի կերպով, պարզ օրինակաւ։

Légion լիճըն գ. Լէգէոն, գունդ զօրաց. բազմութիւն, կուտակ։

Légionary լիճընէրի ած. Լէգէոնական, վաշտական, բազմաթիւ։

Legislátion լէճիսլէյշըն գ. Օրինադրութիւն, օրէնսդրութիւն։

Legislátive լէճիսլէթիվ ած. Օրինադրական, օրինադիր։

Legislátor լէճիսլէթըր գ. Օրէնսդիր, օրինադիր։

Legisláture լէճիսլէչըր գ. Օրինադրութիւն, օրէնսդրութիւն։

Legítimacy լէճիթիմէսի գ. Օրինաւորութիւն, հարազատութիւն։

Legítimate լէճիթիմէթ ած. Օրինաւոր, հարազատ։ [*To* Legítimate, բ, ն. Հարազատ կամ] օրինաւոր առնել (զորդի)։

Legítimately լէճիթիմէթլի մ. Օրինօք, ըստ օրինաց, վաւերաբար. հարազատաբար, տիրապէս։

Legitimátion լէճիթիմէյշըն գ. Հարազատութիւն, օրինաւորութիւն. կարգումն 'ի հարազատութիւն։

Légume, Legúmen լէկիում, լէկիումըն գ. Ունդք, ընդեղէնք։

Legúminous լէկիումինըս ած. Ընդային, ընդեղէն, ընդաբեր։

Léisurable լիժըրէպլ ած. Հեշտ, անդորր, խաղաղ, քաղցր։

Léisurably լիժըրէպլի մ. Հեշտեաւ, անաշխատ, խաղաղ, անդորր։

Léisure լիժըր գ. Դիւրութիւն, հանգիստ. պարապ, պատեհ, ժամ պարապոյ. անպարապութիւն։

Léisurely լիժըրլի ած. Անաշխատ, հեշտին, անդորր, անխռով։

Léisurely, մ. Հանդարտեամբ, անաշխատ, առանց ինչ նեղութեան, հանդարտութբ, ըստ պարապոյ, հեզիկ, յուշիկ, մեղմով։

Léman լիմըն գ. Սիրելի, սարփածու, սարփաւոր, սեղխ, հոմանի։

Lémma լէմմը գ. Առումն (տրամաբանական կամ երկրաչափական)։ [նի։

Lémon լէմըն գ. Լեմոն։ – tree, լեմոնենի։

Lemonáde լէմընէյտ գ. Օշարակ 'ի լեմոնէ։

To Lend լէնտ բ, ն. Տալ 'ի փոխ, փոխել. յանօթ տալ. ընձեռել, տալ. շնորհել։

Lénder լէնտըր գ. Որ տայ յանօթ կամ 'ի փոխ. փոխատու։

Length լէնքթ գ. Երկայնութիւն. երկարութիւն, յերկարաձգութիւն, ընդարձակութիւն, տարածութիւն. հեռաւորութիւն, միջոց. փոխանն, կատարած. մեծութիւն կամ երկայնութիւն հասակի։ At –, 'ի փոխանն, հուսկ յետոյ։

To Léngthen լէնքթըն բ, ն. Երկայնել. երկարել, յերկարաձգել։ – out, երկարել, երկայնել։

To Léngthen, բ, չ. Երկայնել, երկարել. ձգել ընդ երկայն կամ ընդ երկար։

Léngthwise լէնքթուայզ մ. Ընդ երկայն. ըստ երկայնութեան։

Lénient լինիէնթ գ, և ած. Մեղմիչ. կակղիչ. գիջ գեղ. գիճիչ. կակղիչ. լուծիչ։

To Lénify լէնիֆայ բ, ն. Մեղմել. գիճել. կակղել, ամոքել։

Lénitive լէնիտիվ գ. Մեղմիչ, դիւրիչ, ամոքիչ:

Lénity լէնիտի գ. Մեղմութիւն, հեզութիւն, մարդասիրութիւն, քաղցրութիւն:

Lens լէնզ գ. Ոսպն կամ ոսպնաձեւ ապակի:

Lent լէնթ. Անցեալ ընդունելութիւն to Lend բայի:

Lent, գ. Աղուհացք:

Lénten լէնթըն ած. Աղուհացից:

Lentícular, Léntiform լէնթիքիուլըր, լէնթիֆօրմ ած. Ոսպնաձեւ:

Lentíginous լէնթիճինըս ած. Պխտակոտ, պխտակաւոր:

Lentígo լէնթայկօ գ. Պխտակ, նիշ 'ի վերայ մարմնոյ:

Léntil լէնթիլ գ. Ոսպն:

Léntisk լէնթիսք գ. Հերձի (ծառ):

Léntitude լէնթիթիուտ գ. Յամրութիւն, դանդաղութիւն, հեղգութիւն:

Léntner լէնթնըր գ. Ազգ բազէի:

Léntor լէնթըր գ. Դանդաղամածութի, խժային հիւթ. դանդաղութիւն, յամրութիւն, թուլութիւն:

Léntous լէնթըս ած. Դանդաղամած, խըժային:

Léod լիօտ գ. Ազգ, երկիր, ժողովուրդ:

Léonine լիօնայն ած. Առիւծային, առիւծու. լեոնեան (ոտանաւոր):

Léopard լէփըրտ գ. Ընձառիւծ, ինձ:

Léper լէփըր գ. Բորոտ, գոդի, ուրուկ:

Léperous լէփըրըս ած. Բորոտ, բորոտեալ, բորոտութեան:

Léporine լէփօրայն ած. Նապաստակային, նապաստակի:

Leprósity լէփրօսիտի գ. Բորոտութիւն, քոսութիւն:

Léprosy լէփրըսի գ. Բոր, բորոտութի, ալրած, ուրկութիւն:

Léprous լէփրըս ած. Բորոտ:

Lere լիր գ. Ուսումն, վարդապետութիւն, ընթերցուած:

Lérry լէրրի գ. Դիր, ընթերցուած:

Less լէս. Մասնիկ նուազական կամ պակասական՝ ան, ու, զոր օրինակ childless, անզաւակ, fatherless, անհայր:

Less, ած. Փոքրագոյն, փոքր, փոքրիկ, նուազ, սակաւ:

Less, գ. Նուազ, սակաւ:

Less, մ. Ոչ այնչափ:

Lessée լէսսի գ. Վարձու ող:

To Léssen լէսսըն բ, ն. Նուազեցուցանել, պակասեցուցանել, փոքրկացուցանել, իջուցանել, խոնարհեցուցանել:

To Léssen, բ, չ. Նուազել, պակասել, իջնել, փոքրկանալ:

Lésser լէսսըր ած. և մ. Փոքրագոյն, սակաւ, նուազ:

Lésses լէսսէս գ. Աղբ, քակոր:

Lésson լէսսըն գ. Ընթերցուած, դաս (աշակերտի). ընթերցուած, քարոզ, ճառ. ուսումն, խրատ, վարդապետութիւն, յանդիմանութիւն:

To Lésson, բ, ն. Ուսուցանել, խրատել, վարդապետել:

Léssor լէսսօր գ. Որ տայ 'ի վարձու:

Lest լէսթ շ. Գուցէ, գի մի:

Let լէթ գ. Արգել, խոչ, խափան, խոչընդոտն, դժուարութիւն:

Let, Անձանցակերպ մասնիկ նուազական, զոր օրինակ Rivulet, առուակ, վտակ:

Let, Նշանակ հրամայական և ստորադասական եղանակաց բայից, զոր օրինակ – me lie, ննջայց: – us go, երթիցուք:

To Let, բ, ն. Թոյլ տալ, թողուլ, ներել. տալ 'ի վարձու: – down, իջուցանել, արկանել: – forth, արկանել, հանել, իջուցանել: – out, տալ 'ի վարձու: – off, արձակել (զհրացան): – in կամ into, ընդունել. մուծանել, բանալ: – blood, հանել արիւն, երակ հատանել: – alone, թոյլ տալ, թողուլ:

To Let, բ, ն. Արգելուլ, խափանել, փակել, ունել:

To Let, բ, չ. Զգուշանալ, պատկառ կալ, ունել զանձն:

Lethárgic լիթհարճիք ած. Քնափ, անկեալ յախտ քնափութեան, թմբրացաւ:

Lethárgicness լիթհարճիքնէս գ. Քնափութիւն, թմբրացաւ:

Léthargied լէթհըրճիտ ած. Թմբրացաւ, անկեալ յախտ քնափութեան:

Léthargy լէթհըրճի գ. Քնափութիւն, թմբրացաւ:

Léthe լիթհի գ. Մոռացումն:

Létter լէթթըր գ. Որ թողու, թոյլ տայ. որ արգելու, խափանէ. որ երակ հատանէ:

Létter, գ. Գիր, տառ. նամակ, թուղթ. նկարագիր, գրաւոր կամ նկարագրական խմաստ. գիր, գրուած. նշանագիր 'ի պէտս տպագրութեան: –s, դպրութիւն, գիտութիւն, ուսումն:

To Létter, բ, ն. Դրոշմել տառիւք:

Léttered լէթթըրտ ած. Գիտնական, գիտուն, բանիբուն:

Léttuce լէթթիս գ. Հազար, եղերդակ:

Lévant լիվէնթ գ. Արեւելք:

Lévant, ած. Արեւելեան, արեւելից:

Levátor լիվէթըր գ. Վերացուցիչ (գործի վիրաբուժական):

Leucophlégmacy լիուքօֆլէկմէսի գ. Ազգ խիշ ջրգողութեան. (սպիտակամաղասուն).

Leucophlegmátic լիւուքօֆլէկմէթիք ած. Սպիտակամաղաս:

Lévee լէվի գ. Ժամանակ յառնելոյ ընդ առաւօտն. բազմութիւն պաշտօնէից շուրջ զիշխանօք ընդ առաւօտն:

Lével լէվիլ գ. Մակարդակ հորիզոնական, հարթութիւն, տափարակ տեղի. հաս կամ սակ ինչ. հաւասարութիւն, կըշիռ. հարթաչափ (գործի). քանոն, ուղղութիւն. գիծ ուղղութեան. տրամագէտ (քանոն տեսաբանական գործեաց):

Lével, ած. Հարթ, հաւասար, հարթայարմար, մակաւասար, համեմատ, ուղիղ, ուղղագիծ:

To Lével, բ, ն. Հարթել, հաւասարել, հարթայատակ առնել. ուղղել. համեմատել, կշռել:

To Lével, բ, չ. Ուղղել 'ի նպատակն, գիտել. գուշակել, կշռադատել. ուղղել, ձգել. հաւասար առնել:

Léveller լէվիլըր գ. Հաւասարիչ, որ հարթէ կամ հաւասար առնէ. որ ջանայ հաւասար առնել զամենեսին:

Lévelness լէվիլնէս գ. Հարթութիւն. հաւասարութիւն:

Léven լէվէն գ. Խմոր:

Léver լիվըր գ. Լծակ, բառնալիք:

Léveret լէվըրէթ գ. Նապաստակ փոքր, ձագ նապաստակի:

Léverook լէվըրուք գ. Արտոյտ:

Lévet լէվիթ գ. Հնչիւն փողոյ:

Léviable լէվիէպլ ած. Զոր մարթ է բառնալ կամ ժողովել:

Levíathan լիվայէթհէն գ. Լևիաթան:

To Lévigate լէվիկէյթ բ, ն. Լեսուլ. ողորկել:

Levigátion լէվիկէյշըն գ. Լեսումն. ողորկումն:

Lévite լիվայթ գ. Ղևտացի:

Levítical լիվիթիքէլ ած. Ղևտական, ղևտացւոց:

Lévity լէվիթի գ. Թեթևութիւն. անհաստատութիւն, յողդողդութիւն. փոփոխմանութիւն, ունայնութիւն:

Lévy լէվի գ. Զօրաժողով. հարկահանութիւն. զօրք կամ հարկ հանեալ. պատերազմ յարուցեալ:

To Lévy, բ, ն. Հանել կամ ժողովել (զօրս, հարկս). յարուցանել (պատերազմ):

Lewd լիուտ ած. Աշխարհիկ, ազատ, գեղջուկ, շինական. չար, զեղխ, անառակ:

Léwdly լիուտլի մ. Չարութեամբ, խենեշութեամբ, անպատկառաբար:

Léwdness լիուտնէս գ. Չարութիւն, անառակութիւն, զեղխութիւն:

Léwdster լիուտսթըր գ. Անառակ, բոզարած, պագշոտ, վաւաշոտ:

Lexicógrapher լէքսիքօկրէֆըր գ. Յօրինող բառարանի, բառագիր:

Lexicógraphy լէքսիքօկրէֆի գ. Յօրինումն բառարանի, բառագրութիւն:

Léxicon լէքսիքըն գ. Բառարան, բառագիրք:

Líable լայէպլ ած. Ներքոյ անկեալ, պարտաւոր, ենթակայ, վիճակեալ, ընդունակ:

Líar լայըր գ. Ստախօս: [(ձի):

Líard լայէրտ ած. Սպիտակ կամ ձիւթնակ

Libátion լայպէյշըն գ. Նուէր, նուիրումն (հեղումն հեղանիւթոյ 'ի զոհս նախնեաց). գինի հեղեալ կամ նուիրեալ:

Líbbard լիպպըրտ գ. Ընձառիւծ, ինձ:

Líbel լայպէլ գ. Թուղթ կամ գիր եպերանաց, գարշ, երգիծանութիւն. գիր ամբաստանութեան, ամբաստագիր:

To Líbel, բ, ն. Վատահամբաւ կամ անուանարկ առնել, եպերել, գարշել:

To Líbel, բ, չ. Գրել եպերանս կամ երգիծանութիւնս ընդդէմ ուրուք:

Líbeller լայպէլըր գ. Որ գրէ եպերանս, երգիծաբան, գարշաբան:

Líbellous լայպէլըս ած. Եպերանաց, երգիծանութեան:

Líberal լիպըրէլ ած. Ազատական, ազնուական. առատաձեռն, բարերար:

Liberálity լիպըրէլիթի գ. Ազատականութիւն, առատաձեռնութիւն, բարերարութիւն:

Líberally լիպըրէլլի մ. Առատապէս, ձրաբար, ազնուաբար, ազատօրէն:

Líbertine լիպըրթին գ. Ազատ, ընդարձակ. զեղծ, խառնակեցիկ, անառակ. խառնակրօն, անկրօն. ազատագիր, որդի ազատագրին:

Líbertine, ած. Մարմնապաշտ, խառնակեցիկ, զեղծ, անառակ:

Líbertinism լիպըրթինիզմ գ. Մարմնապաշտութիւն, խառնակրօնութիւն, չարութիւն, անառակութիւն:

Líberty լիպըրթի գ. Ազատութիւն. ինքնիշխանութիւն. արտօնութիւն, առանձնաշնորհութիւն. համարձակութիւն. թոյլտուութիւն, հրաման:

Libídinous լիպիտինըս ած. Վաւաշոտ, պագշոտ, գարշ, ցոփական:

Libídinously լիպիտինըսլի մ. Ցոփանօք, ցանկութեամբ: [լիտր:

Líbral լայպրէլ ած. Որ ունի զկշիռ միոյ

Librárian լայպրէրիէն գ. Դպրապետ, գիտնապետ. գրիչ, քարտուղար:

Library լայպրէրի գ. Դպրանոց, գրատուն, գրատուն, մատենադարան:

To Líbrate լայպրէյթ բ. ն. Կշռել. զուգակշիռ առնել:
Librátion լայպրէյշըն գ. Կշիռ, կշռութիւն, զուգակշռութիւն. կշռութիւն (ըստ աստղաբաշխից):
Líbratory լայպրէթըրի ած. Կշռական:
Lice լայս. Յոգն. Louse բառի:
Lícebane լայսպէյն գ. Բոյս ինչ (ոջլոզել):
Lícence, Lícense լայսէնս գ. Համարձակութիւն, ազատութիւն. հրաման, թոյլտուութիւն, իշխանութիւն:
To Lícense, բ, ն. Թոյլ կամ հրաման տալ. հրաման տալ երթալոյ, 'ի բաց արձակել, առաքել:
Lícenser լայսէնսըր գ. Որ թոյլ կամ հրաման տայ, որ տայ իշխանութիւն:
Licéntiate լայսէնշիէյթ գ. Որ ընկալեալ է հրաման կամ ազատութիւն. որ ունի իշխանութիւն ուսուցանելոյ հրապարակաւ:
To Licéntiate, բ, ն. Թոյլ կամ ազատութիւն տալ, համարձակեցուցանել:
Licéntious լայսէնշըս ած. Յաւի, անառակ, խառնակիչ, անսաստ, յանդուգն:
Licéntiously լայսէնշըսլի մ. Անսանձ, յանդուգն, համարձակագոյնս:
Licéntiousness լայսէնշըսնէս գ. Յափշտութիւն, ապարասանութիւն, յանդգնութի:
Lich լիչ գ. Դի, մարմին մեռեալ:
Líchowl լիչաուլ գ. Աղդ բուոյ:
Lick լիք գ. Հարուած, ապտակ:
To Lick, բ, ն. Լիզել, լիզանել. լափել:
– up, լափել, լափլիզել, ուտել, կլանել:
Líckerish, Líckerous լիքըրիշ, լիքըրըս ած. Կիրթ յընտրութիւն ճաշակելեաց, որ խնդրէ համադամս, փափկասէր. անյագ, լափլիզող, որկորեայ:
Líckerishness լիքըրիշնէս գ. Փափկասիրութիւն, որկորասութիւն: [րուխ:
Lícorice լիքըրիս գ. Մատուտակ, մա
Líctor լիքթըր գ. Սպասաւոր կամ նուիրակ (հիւպատոսաց հռովմայեցւոց):
Lid լիտ գ. Խուփ, կափարիչ. արտեւանունք աչաց:
Lie լայ գ. Մոխրաջուր, ալաջուր, որ ունի խառնուրդ օճառի, աղի, և այլն:
Lie, գ. Ստութիւն, ստախօսութիւն. ստգիւտ կամ անբարտաւանութիւն ստութեան. սատապելք, կեղծիք:
To Lie, բ, չ. Ստել, խօսել սուտ. ունել զկեղծարարս ստութեան:
To Lie, բ, չ. Անկանիլ, անկեալ կալ, դնիլ. կալ, մնալ, հաստատիլ. բազմիլ. զբաղնիլ, լինել. ծանրանալ, անկանիլ 'ի վերայ. կախիլ, հաստատիլ: – at, նեղել, ձանձրացուցանել: – by, հանգչել, դադարել. կալ: – down, ընկողմանիլ, մակաղել. անկեալ կալ, ննջել. դնիլ: – in, մերձ լինել 'ի ծնունդս, ծնանիլ: – under, 'ի ներքոյ անկանիլ. գնիլ ընդ, ձնշիլ, ծանրանալ: – upon, անկանիլ 'ի վերայ, պարտք լինել, ծանրանալ 'ի վերայ: - with, լինել ընդ (կնոջ):
Lief լիֆ ած. Սիրելի:
Lief, մ. Մտադիւր, յօժարակամ:
Liege լիճ ած. Գերագոյն, իշխան:
Liege, գ. Իշխան, տէր:
Líegeman լիճմէն գ. Հպատակ:
Líeger, Léger լիճըր գ. Դեսպան կամ պատգամաւոր' որ կայ 'ի պաշտաման իւրում:
Líen լայէն. Ընդունելութի to Lie բայի:
Lientéric լայէնթէրիք ած. Թանչից կամ հիւանդութեան աղեաց:
Líentery լայէնթէրի գ. Թանչք կամ հիւանդութիւն աղեաց' յորս խղանէն կերակուրք անմարս: [մուս:
Líer լայըր գ. Դարանակալ, դարանա
Lieu լիու գ. Տեղի: In –, փոխարէն, փոխանակ:
Lieve լիվ մ. Տես Lief.
Lieuténancy լէֆթէնէնսի գ. Տեղակալութիւն. տեղակալք:
Lieuténant լէֆթէնէնթ գ. Տեղակալ, և տեղակալ, փոխանորդ, երկրորդ:
Lieuténantship լէֆթէնէնթշիփ գ. Տեղակալութիւն, փոխանորդութիւն:
Life լայֆ. յոգն. lives գ. Կեանք, կենդանութի. շունչ, արիւն, հոգի, անձն. կենցաղ, գնացք, վարք, բարք. ընթացք կամ ժամանակ կենաց. պատկեր կենդանի, գաղափար բնական, ակըզբնատիպ. պատմութիւն վարուց, վարք. աշխոյժք, եռանդն:
Lífeblood լայֆպլըտ գ. Արիւն կենդանական, արիւն 'ի պէտս կենաց:
Lifeeverlásting լայֆէվըրլէսթին գ. Խոտ ինչ (անթառամ):
Lífegiving լայֆկիվին ած. Կենսատու, կենդանատու, կենարար:
Lifeguárd լայֆկարտ գ. Անձնապահապետ (արքայի):
Lífeless լայֆլէս ած. Անկենդան, անշունչ, մեռեալ, անզգայ, անզօր, տկար, անաշխոյժ:
Lífelessly լայֆլէսլի մ. Առանց հոգւոյ կամ ազդուութեան, թուլարար:
Lífelike լայֆլայք ած. Նման կենդանեաց. իբրև զկենդանի, կենդանատիպ:
Lífestring լայֆսթրին գ. Կենդանազիլ:
Lífetime լայֆթայմ գ. Ընթացք կենաց
Lífeweary լայֆուիրի ած. Ձանձրացեալ 'ի կենաց, հէք, ապաշավ.
Lift լիֆթ գ. Ամբարձումն, վերացումն

ձիգն, ջան. հարուած ոտին. խոչընդոտան, խոչ, արգել. ծանրութիւն. երկինք կամ օդ. պարանք (առագաստից նաւու):

To Lift, բ, ն. Ամբառնալ, վերացուցանել. առնել, բերել, կրել. բառնալ, գողանալ, շորթել. մեծացուցանել, փառաւորել. փքացուցանել, հպարտացուցանել: (Բազում անգամ կից գնի ընդ բայիս շաղկապս up).

To Lift, բ, չ. Ջանալ ամբառնալ կամ վերանալ: [ամբառնայ:

Lífter լիֆթըր գ. Բարձրացուցիչ, որ

To Lig լիկ բ, չ. Անկանիլ, գնիլ: – in wait, դարանիլ, դարանակալ լինել:

Lígament լիկէմէնթ գ. Յօդակապ (մարմնոյ). յօդ, կապ. կապանք, շղթայք:

Ligaméntal, Ligaméntous լիկէմէնթըլ, լիկէմէնթըս ած. Յօդակապ:

Ligátion լայկէյշըն գ. Կապումն. կապ:

Lígature լիկէչըր գ. Կապ, կապումն:

Light լայթ գ. Լոյս. պայծառութիւն. տեսութիւն, տեսիլ աչաց, աչք. այգ, առաւօտ, տիւ, լոյս ատենիւան. կեանք, արեւ կենաց. լուսաւորութիւն. ճրագ, ջահ, կանթեղ, լոյս ճրագի. լոյս մտաց, ծանօթութիւն. լոյս կամ պայծառութիւն նկարուց. տեսութիւն մտաց. տեսիլ, տեսութիւն. լուսաբանութիւն, պարզութիւն. մարմին լուսաւոր:

Light, ած. Թեթեւ. թեթեւաբեռն, փոքրոգի. հեշտ, դիւրին, անաշխատ. դիւրամարս. դիւրատար. թեթեւազէն. շոյտ, արագ, երագընթաց. դիւրագնալի, անխափան, անարգել. գուղձնաքեայ, չնչին, փոքր. դիւրալուր. դիւրահաւատ. թեթեւամիտ, յողդողդ, շարժուն, անհաստատ. զուարթամիտ. խաղնագնոյ. պայծառ, լուսաւոր, լուսափայլ. սպիտակ. դեղին, խարտեաշ:

Light, մ. Դիւրաւ, թեթեւութեամբ:

To Light, բ, ն. Վառել, լուցանել. բորբոքել. լուսաւորել, լուսատու լինել. թեթեւացուցանել:

To Light, բ, չ. Պատահել, հանդիպել, ընդառաջ ելանել, ժամանել. անկանիլ, վիճակիլ. իջանել (յերկնորէն, 'ի կառաց). դադարել, հանգչել, նստիլ, անկանիլ 'ի վերայ, իջանել, գալ:

To Líghten լայթըն բ, չ. Փայլատակել. փայլել, ցոլանալ. անկանիլ, գալ 'ի վերայ, իջանել:

To Líghten, բ, ն. Լուսաւորել. թեթեւացուցանել. զուարթացուցանել, բերկրեցուցանել: [նակիր:

Lígher լայթըր գ. Լաստ, նաւակ բեռ-

Líghterman լայթըրմէն գ. Նաւակավար:

Lightfíngered լայթֆինկըրտ ած. Որոյ մատունք թեթեւ են, ճարտար 'ի գողանալ, արագաձեռն:

Líghtfoot լայթֆութ ած. Երագոտն, թեթեւաշարժ, երագընթաց:

Líghtfoot, գ. Որս վայրի (ասի ընդ կատակս):

Lightheaded լայթհէտէտ ած. Փոփոխամիտ, ծանծաղամիտ, խօթամիտ, անմիտ. զառանցեալ, ցնորեալ, խելագար, բանդագուշեալ:

Lightheadedness լայթհէտէտնէս գ. Զառանցանք, ցնորումն, խելայեղութիւն:

Lighthéarted լայթհարթէտ ած. Զուարթամիտ, խնդագին:

Líghthouse լայթհաուս գ. Լուսատուն, աշտարակ լուսոյ, լապտեր նաւահանգստի:

Lightlégged լայթլէկտ ած. Թեթեւոտիք, արագոտն, երագաշարժ, երագընթաց:

Líghtless լայթլէս ած. Անլոյս, խաւարչին, մթին, խաւարազգեաց:

Líghtly լայթլի մ. Թեթեւս, առանց ծանրութեան, մեղմով, վեր 'ի վերոյ, հարեւանցի. դիւրաւ, հեշտեաւ, պատրաստադոյնս, առ ձեռն պատրաստ. յանդգնպս, փայրապար, անխորհրդաբար. մտադիւր, յօժարամիտ, զուարթագին. անպատկառաբար, լքաբար. արագ արագ, ճարտարութբ:

Lightmínded լայթմայնտէտ ած. Թեթեւամիտ, յեղեղուկ, անմիտ:

Líghtness լայթնէս գ. Թեթեւութիւն. փոփոխամտութիւն, անհաստատութիւն, յողդողդութիւն. խենէշութիւն. դիւրաշարժութիւն, երագութիւն:

Líghtning լայթնին գ. Փայլակն. թեթեւութիւն, նուազումն, սփոփումն:

Lights լայթս գ. Թոք:

Líghtsome լայթսըմ ած. Լուսաւոր, պայծառ. ուրախ, զուարճալի, խրախարար:

Líghtsomeness լայթսըմնէս գ. Լուսաւորութիւն, պայծառութիւն. զուարթութիւն, ուրախութիւն, խնդամտութիւն, թեթեւամտութիւն:

Lignáloes լիկնէլօզ գ. Հալուէ, ծառ հալուէի:

Lígneous լիկնիըս ած. Փայտեղէն, փայտեայ, 'ի փայտէ:

Lignumvítae լիկնըմվայթի գ. Փայտ կենաց հնդկաց:

Lígure լայկիուր գ. Գոճազմ:

Like լայք ած. Նման, հանգոյն, նոյն, նոյնպէս. նոյնօրինակ, հաւասար, համեմատ, ոչինչ ընդհատ. հաւանական:

Like, գ. Նման, հաւասար, ընկեր:

Like, մ. Նոյնպէս, նոյնօրինակ, որպէս, գոգցես, գրեթէ, հաւանօրէն:

To Like, բ, ն. Հաճիլ, հաւանիլ, սիրել, ընդունել, կամիլ, նմանիլ, միաբան լինել:

To Like, բ, չ. Հաճիլ, հաւանիլ, ախորժել:

Líkelihood, Líkeliness լա՛յքլիհուտ, լա՛յքլինէս գ. Նմանութիւն, տեսիլ, երեւոյթ, կերպարանք. հաւասարութիւն, միաբանութիւն. հաւանականութիւն. կերպարանք կամ երեւոյթ ճշմարտութեան:

Líkely լա՛յքլի ած. Հաճելի, ախորժելի, սիրելի. հաւանական, ընդունելի:

Líkely, մ. Հաւանականաբար, ըստ երեւութին:

To Líken լա՛յքըն բ, ն. Նմանեցուցանել, համեմատել:

Líkeness լա՛յքնէս գ. Նմանութիւն, համեմատութիւն. տեսիլ, կերպարան, երեւոյթ. պատկեր, գաղափար, օրինակ:

Líkewise լա՛յքուայզ մ. Նոյնպէս, ըստ նմին օրինակի, նմանապէս, դարձեալ:

Líking լա՛յքին ած. Գէր, քաջառողջ, վայելուչ տեսլեամբ:

Líking, գ. Գիրութիւն, քաջողջութի̄ն, զուարթածաղիկ տեսիլ. փորձ, ընարութիւն. հաճութիւն, հաւանութիւն:

Lílac լա՛յլաք գ. Ծառ ինչ (տճ. լէյլագ):

Lílied լի՛լիտ ած. Շուշանազարդ, շուշանադեղ:

Líly լի՛լի գ. Շուշան:

Líly-daffodil լի՛լի-տէֆֆօտիլ գ. Ծաղիկ ինչ (նարկիս):

Líly of the Valley, May lily լի՛լի օֆ դհի վէ՛լլի, մէյ լիլի գ. Ծաղիկ ինչ (շուշան հովտաց):

Lilylívered լիլիլի՛վըրտ ած. Վատ, վատասիրտ, ծոյլ:

Límature լա՛յմէչըր գ. Խարտուած, խարտածք:

Limb լիմ գ. Անդամ. ծայր, եզր:

To Limb, բ, ն. Անդամ անդամ յօշել, ծայրատել, գլխատել. անդամս յօրինել, զարդարել անդամօք:

Límbec լի՛մպէք գ. (*համառօտութի̄ն* Alembic *բառի*). Յքահան գործի (տճ. իմպիք):

Límbed լի՛մտ ած. Յաղթանդամ, անձնեայ:

Límber լի՛մպըր ած. Դիւրաթեք, կակուղ, դիւրանուաց, հլու:

Límberness լի՛մպըրնէս գ. Դիւրաթեքութիւն, կակղութիւն:

Límbo լի՛մպօ գ. Լիմբոս. դժոխք, տարտարոսք. բանտ, տեղի տառապանաց:

Lime լայմ գ. Ոստ. հաղէք, թակարդ, պատրանք. կիր, բուռ. շաղախ, կաւ. տիլիա (ծառ). ազգ լեմոնի:

To Lime, բ, ն. Ըմբռնել, թակարդել, որսկանել 'ի հաղես. օծանել ոստեղբ. ծեփել կրով. պարարտացուցանել կրով:

Límekiln լա՛յմքիլ գ. Հնոց կրոյ:

Límestone լա՛յմըստօն գ. Կրաքար. քար 'ի պէտս կրոյ: [խառն:

Lime-water լա՛յմ-ուօթըր գ. Ջուր կրա_

Límit լի՛միթ գ. Սահման, կոպար, չափ, եզր, շրջանակ:

To Límit, բ, ն. Սահման կամ չափ դնել, ամփոփել, չափաւորել. կարգել, սահմանել:

Límitary լի՛միթէրի ած. Սահմանակից, սահմանափակ, եղեալ իբրեւ սահման. եդեալ կամ կարգեալ շուրջանակի:

Limitátion լիմիթէ՛յշըն գ. Սահմանաւորութիւն, չափաւորութիւն, կոպար, ամփոփումն, պայման: [ջրի:

Límmer լի՛մմըր գ. Խառնածին կենդանի,

To Limn լիմ բ, ն. Նկարել, նկարակերտել, պաճուճազարդել:

Límner լի՛մնըր գ. Նկարիչ, նկարագիր, կիտանկար:

Límous լա՛յմըս ած. Տղմալից, կաւալից:

Limp լիմփ ած. Մեղկ, թոյլ, ակար:

To Limp, բ, չ. Կաղալ, գնալ կաղ 'ի կաղ կամ գայթ 'ի գայթ:

Límpet լի՛մփէթ գ. Խեցեմորթ ինչ:

Límpid լի՛մփիտ ած. Յստակ, ականակիտ, մաքուր:

Límpidness լի՛մփիտնէս գ. Յստակութի̄ն, մաքրութիւն:

Límpingly լի՛մփինկլի մ. Կաղ 'ի կաղ, գայթ 'ի գայթ:

Límy լա՛յմի ած. Ոստղային, մածուցիկ, կրուական. որ ունի կիր կամ կաւ, կաւուտ:

To Lin լին բ, չ. Տեղի տալ, ղկայ տանուլ, դադարիլ: [նուոյ:

Línchpin լի՛նչփին գ. Սեպ առանցից ա_

Línctus լի՛նքթըս գ. Լիզոզական դեղ:

Línden լի՛նտէն գ. Տիլիա (ծառ):

Line լայն գ. Գիծ. լար, չուան, առասան, թել. գիծ, նշան. գծագրութիւն, տուերագրութիւն. շրջագիծ, շրջապատ. տող. շար, կարգ, դասակարգութիւն. ուղղութիւն. եզր, սահման, չափ. ծիր գիշերահաւասարին, հասարակած. սերունդ, զարմ, ազգատոհմ. գիծ (երկրաչափական). վուշ, կտաւ: Lines, Թուղթ, նամակ, գիր:

To Line, բ, ն. Դրուագել, պատել. արկանել պաստառ 'ի ներքոյ հանդերձի. դնել կամ արկանել 'ի ներքս. պահել 'ի ներքս, ծածկել. ամրացուցանել, պնդել. քաջալերել, զօրացուցանել. յղացուցանել:

Líneage լի՛նիէճ գ. Սերունդ, ազգ, զարմ, ազգատոհմ:

Líneal լի՛նիէլ ած. Գծական. գծագիր,

ստուերագիծ. ըստ ուղիղ գծի ազգաբանութեան. իջեալ կամ հասեալ ժառանգութեամբ. ուղղագիծ, որ ուղիղ իջանէ:

Líneally լի՛նիէլլի մ. Ուղղորդ, ըստ ուղիղ գծի, ժառանգութեամբ:

Líneament լի՛նիէմէնթ գ. Գծագրութի. պատկեր, տեսիլ դիմաց:

Línear լի՛նիէր ած. Գծային, գծական, ուրուական:

Lineátion լինիէ՛յշըն գ. Գծագրութիւն:

Línen լի՛նին գ. Կտաւ:

Línen, ած. Կտաւի, 'ի կտաւոյ:

Linen-dráper լի՛նին-տրէ՛յփըր գ. Կտաւավաճառ:

Ling լինկ գ. Թուփ ինչ. պաքալա (ձուկն):

To Línger լի՛նկըր բ, չ. Նուաղիլ, թալանալ, լքանիլ, ձանձրանալ. վարանիլ, երկբայիլ. յապաղել, յամել. մնալ ընդերկար, սպասել: [պաղել:

To Línger, բ, ն. Յամեցուցանել, յա-

Língerer լի՛նկըրըր գ. Յամր, դանդաղկոտ, յոյլ:

Língeringly լի՛նկըրինկլի մ. Յամր, յուշիկ, անագան:

Línget լի՛նկէթ գ. Գաւազանաձեւ ձոյլ հրաչալելեաց:

Língo լի՛նկօ գ. Լեզու, խօսք, բարբառ (ասի ընդ կատակս):

Linguácious լինկուէ՛յշըս ած. Լեզուագար, շաղակրատ, շատախօս:

Linguadéntal լինկուէտէ՛նթըլ ած. Լեզուատամն, արտասանեալ 'ի ձեռն լեզուի և ատամանց:

Línguist լի՛նկուիսթ գ. Լեզուագէտ:

Língwort լի՛նկուըրթ գ. Խոտ ինչ անուշահոտ (angelica). [լիք:

Líniment լի՛նիմէնթ գ. Օծումն, օծանե-

Líning լա՛յնինկ գ. Պաստառ 'ի ներքոյ հանդերձի. ծածկոյթ, պահարան. ներքին պատանք:

Link լինք գ. Օղ (շղթայի). գալարուած, խոպոպիք (հերաց). շղթայ. կապակցութիւն, շարք, կարգ. ջահ:

To Link, բ, ն. Աղխաղխել, շաղկապել, յարել, կցել, կապել:

Línkboy, Línkman լի՛նքպօյ, լի՛նքմէն գ. Ջահակիր:

Línnet լի՛ննէթ գ. Փոքրիկ թռչուն ինչ քաղցրաձայն. (տճ. քէթէն գուշու):

Línseed լի՛նսիտ գ. Կտաւատ, սերմն կտաւոյ:

Línseywoolsey լի՛նսիուուլսի ած. Այլայլախառն, խառնիխուռն, անարգ:

Línstock լի՛նսթօք գ. Հրձիգ գաւազան թնդանօթի:

Lint լինթ գ. Վուշ, կտաւ. թել կտաւոյ:

Líntel լի՛նթէլ գ. Բարաւոր:

Líon լա՛յըն գ. Առիւծ:

Líoness լա՛յընէս գ. Մատակ առիւծ:

Líonleaf լա՛յընլիֆ գ. Բոյս ինչ:

Líon's-mouth, Líon's-paw, Lion's-tail, Lion's-tooth գ. Անուանք խոտոց:

Lip լիփ գ. Շուրթն, շրթունք. ծայր կամ շրթունք իրաց: To make a –, ունչս առնել, այպանել, ծիծաղել:

To Lip, բ, ն. Համբուրել:

Lipl ábour լիփլէ՛պըր գ. Վատակ շրթանց, աղճատանք, շատախօսութիւն:

Lipóthymous լայփօ՛թիմըս ած. Թալկացեալ, նուաղեալ:

Lipóthymy լայփօ՛թիմի գ. Թալուկ, թալկացումն, նուաղումն սրտի:

Lípped լիփթ ած. Որ ունի շրթունս, շրթնաւոր:

Líppitude լի՛փփիթիուտ գ. Գիճակնութիւն, բժոտութիւն:

Lípwisdom լի՛փուիզտըմ գ. Իմաստութի կամ ճարտարութիւն շրթանց, անտախաբանութիւն:

Líquable լի՛քուէպըլ ած. Հալելի, լուծանելի, լուծական:

Liquátion լայքուէ՛յշըն գ. Հալումն, լուծումն. հալողութիւն, լուծականութիւն:

To Líquate լա՛յքուէթ բ, չ. Հալիլ, լուծանիլ, հեղեղիլ:

Liquefáction լիքուիֆէ՛քշըն գ. Հալումն, լուծումն, հալողութիւն:

Líquefiable լի՛քուիֆայէպըլ ած. Հալելի, լուծանելի: [ծանել:

To Líquefy լի՛քուիֆայ բ, ն. Հալել, լու-

To Líquefy, բ, չ. Հալիլ, լուծանիլ, հեղեղիլ:

Liquéscency լայքուէ՛սէնսի գ. Լուծութիւն, լուծականութիւն:

Liquéscent լայքուէ՛սէնթ ած. Հեղեղուկ, լուծական:

Líquid լի՛քուիտ ած. Լոյծ, լուծական, հեղեղուկ, հոսանուտ, հոսական. յստակ, ջինջ, պարզ. նայ կամ կակուղ (տառ կամ հնչումն). արձակեալ կամ լուծեալ (յորինաց): [նուտ:

Líquid, գ. Հեղուկ, հեղանիւթ, հեղա-

To Líquidate լի՛քուիտէյթ բ, ն. Պարզել կամ յստակել զհաշիւն:

Liquídity լիքուի՛տիթի գ. Թեթեւութիւն, նրբութիւն:

Líquidness լի՛քուիտնէս գ. Լուծութիւն, հեղեղութիւն:

Líquor լի՛քըր գ. Հեղուկ, հեղանիւթ. ցքի, օղի, ըմպելիք:

To Líquor, բ, ն. Օծանել, թրջել, թանալ, ատմկացուցանել:

Lisp լիսփ գ. Թոթովախօսութիւն, թըլլուատութիւն:

To Lisp, բ, ն. Թոթովել, թոթովախօսել, կակազել:

Lísper լիսփըր գ. Թոթով, թոթովախօս, թլուատ:

List լիսթ գ. Ցանկ, ցուցակ. ցանկապատ ձիընթացից. ասպար, եզր. ցանկութիւն, յօժարութիւն, կամք. ասպառուած կամ եզերք կտաւոյն, աղբն. շրթունք, ծայր:

To List, բ, չ. Հաճիլ, յօժարիլ, կամիլ, ախորժել:

To List, բ, ն. Գրել 'ի ցուցակի, դասել կամ կարգել 'ի թիւ. կարգել 'ի դասս զինուորաց. փակել, շրջապատել. հիւսել, անկանել. լսել, ունկնդիր լինել:

Lísted լիսթէտ ած. Հիւսեալ կամ խայտաճամուկ յօրինեալ ընդ երկայն:

To Lísten լիսն բ, ն. և չ. Լսել, ունկն դնել, ունկնդիր լինել:

Lístner լիսնըր գ. Լսող, ունկնդիր, մըտադիր:

Lístless լիսթլէս ած. Անմտադիր, անունկնդիր, անլուր, անփոյթ, անհոգ. տաղտկացեալ, ձանձրացեալ:

Lístlessly լիսթլէսլի մ. Անմտադիր, յանհոգս, անփոյթս:

Lístlessness լիսթլէսնէս գ. Անմտադրութիւն, անհոգութիւն, ձանձրութիւն:

Lit լիթ. Կատարեալ ժամանակ to Light բայի:

Lítany լիթէնի գ. Երկայն և տաղտուկ բանք: Տէր ողորմեա (աղօթք):

Líteral լիթէրէլ ած. Գրաւորական, նկարագրական. գրաւոր, գրոյ:

Líteral, գ. Գրաւորական կամ նկարագրական իմաստ, ըստ ճառին իմացուած:

Literálity լիթէրէլիթի գ. Իմաստ ըստ գրոյն կամ ըստ ճառին, գրաւորականութ̄:

Líterally լիթէրէլլի մ. Առ ճառն, ըստ նկարագրական իմաստից. բառ առ բառ, բան առ բան:

Líterary լիթէրէրի ած. Գրաւոր, գիտնական:

Literáti լիթէրէթայ գ. Գիտնական, բանագէտ:

Líterature լիթէրէչուր գ. Գրականութիւն, դպրութիւն:

Lítharge լիթհարճ գ. Քարմարցանկ:

Lithe լայթհ ած. Դիւրաթեք, դիւրակոր, դիւրադարձ:

Lítheness լայթհնէս գ. Դիւրաթեքութիւն, դիւրադարձութիւն:

Líther լայթհըր ած. Կակուղ, դիւրաթեք, լոյծ. յամր, անդիմամ, ապականեալ:

Lithógraphy լայթհօկրէֆի գ. Վիմագրութ̄:

Líthomancy լիթհօմէնսի գ. Քարահմայութիւն:

Lithontríptic լիթհօնթրիփթիք գ. Քարահալ կամ քարալոյծ դեղ:

Lithótomist լայթհօթօմիսթ գ. Քարահատ կամ քարահան (վիրաբոյժ):

Lithótomy լայթհօթօմի գ. Քարահատութիւն կամ քարահանութիւն:

Lítigant լիթիկէնթ գ. Դատախազ, ոսոխ:

Lítigant, ած. Դատախազ, կռուող, վիճող:

To Lítigate լիթիկէյթ բ, ն. և չ. Դատախազել, վիճել, կագել:

Litigátion լիթիկէշըն գ. Դատախազութիւն, դատ, վէճ, կագ, կռիւ:

Litígious լիթիճըս ած. Հակառակասէր, կռուարար, վիճող. վիճաբանական, ընդ խնդրով, անհաւաստի, երկբայական:

Litígiously լիթիճըսլի մ. Հակառակասիրութեամբ, վիճաբանութեամբ:

Litígiousness լիթիճըսնէս գ. Հակառակասիրութիւն, կռուարարութիւն:

Lítter լիթթըր գ. Պատգարակ. անկողին անասնոց. ծնունդք կամ բազմութիւն ձագուց կենդանեաց. խառնիխուռն կուտակութիւն, խառնակութիւն:

To Lítter, բ, ն. Ծնանիլ (անասնոց). խառնիխուռն կուտակել. արկանել խոտ կամ յարդ 'ի ներքոյ անասնոց:

Líttle լիթթըլ ած. Փոքր, փոքրիկ. սուղ, սակաւ, սակաւիկ մի, կարճ. նուաստ, փանաքի, չնչին:

Líttle, գ. Խուն կամ դուզնաքեայ ինչ, սակաւն, նուազն: By – and –, առ սակաւ սակաւ, փոքր փոքր:

Líttle, մ. Սակաւ, սակաւիկ մի, սակաւուք, խուն մի, ոչ այնչափ:

Líttleness լիթթըլնէս գ. Փոքրկութիւն, նուազութիւն, սակաւութիւն. փանաքութիւն, նուաստութիւն:

Líttoral լիթթօրըլ ած. Ծովափնեայ, ծովեզերեայ:

Líturgy լիթըրճի գ. Կարգ և արարողութիւնք աստուածային պաշտաման:

Live լայվ ած. Կենդանի, ոչ մեռեալ. հրացեալ, վառեալ, անշէջ:

To Live լիվ բ, չ. Կեալ, վարել կամ անցուցանել զկեանս, ապրիլ. մնալ, ոչ կորնչիլ. բնակել 'ի միասին, կենցաղակից լինել. ուտել, ճարակել, սնանիլ. շարժիլ, աճիլ, բուսանիլ. բնակել, գտանիլ ուրեք:

Líveless լայվլէս ած. Անկենդան: Տես Lifeless.

Lívelihood լայվլիհուտ գ. Պահպանութիւն կենաց, ապրուստ, ուտեստ, պարէն, պէտք կենաց. ինչք. արհեստ:

Líveliness լայվլինէս գ. Կենդանութի՛ւն, կայտառութիւն. եռանդն, աշխոյժք։

Lívelode լայվլօտ գ. Պարէն կենաց, կեանք, ապրուստ, կերակուր։

Lívelong լիվլօնկ ած. Կարի լի՛ն երկայն, երկարաձիգ, ձանձրալի. երկարատեւ, յարակայ, անուղական։

Lívely լայվլի ած. Կենդանի, առոյգ, առոյգ. աշխոյժ, կայտառ, զուարթ, պայծառ. աղգու, զօրաւոր։

Lívely, Lívelily լայվլի, լայվլիլի մ. Ուժգին, սաստկապէս, ազդողագոյնս։

Líver լիվըր գ. Կենդանի, որ կեայ կամ անցուցանէ զկեանս. լեարդ։

Livercolour լիվըրքալըր ած. Լերդագոյն, թուխ, սեւագոյն։

Lívergrown լիվըրկրօն ած. Որ ունի լեարդ մեծ։

Líverwort լիվըրուըրթ գ. Լերդատունկ. (տե՛ս. +էլէ ***, գոյա գըտալ)։

Lívery լիվըրի գ. Մուտք 'ի ժառանգութիւն, սատացումն, ժառանգութիւն. վարձ. նշանազգեստ։

Líveryman լիվըրիմէն գ. Ծառայ որ կրէ նշանազգեստ. անդամ ընկերութեան ինչ 'ի Լոնտոն։

Lives լայվզ (Յոգն. Life բառի)։

Lívid լիվիտ ած. Կապուտակ, կապարագոյն։

Livídity լիվիտիթի գ. Կապուտակութի՛։

Líving լիվինկ ած. Կենդանի, առոյգ. կայտառ, աշխոյժ, զուարթ, թարմ, դալարագեղ։

Líving, գ. Կեանք, ապրուստ, պարէն, կերակուր. ինչք, գոյք. թոշակ։

Lívingly լիվինկլի մ. Կենդանւոյն, առ կենդանութեամբ, 'ի կեանս։

Livre լայվըր գ. Լիտր կամ լիրա (դրամ գլխացուոյ)։

Lixívial լիքսիվիէլ ած. Մոխրաջրոյ, նման մոխրաջրոյ, հանեալ 'ի մոխրաջրոյ։

Lixíviate լիքսիվիէյթ ած. Մոխրաջրոյ, յորմէ լինի մոխրաջուր։

Lixívium լիքսիվիըմ գ. Մոխրաջուր։

Lízard լիզըրտ գ. Մողէս։ [քարի։

Lízard-stone լիզըրտ-սթօն գ. Ազգ ինչ

Lízardtail լիզըրտթէյլ գ. Բոյս ինչ։

LL. D. Հանմաստութիւն լատին legum doctor բառից, ***, ***։

Lo! լօ ձյլ. Ահա, տես, հայեաց։

Loach լօչ գ. Ձուկն ինչ վտակի։

Load լօտ գ. Բեռն, ծանրութիւն, ծանրաբեռնութիւն. հարուած ուժգին. արբեցութիւն, ըմպումն ցյադուրդ։

Load, գ. Երակք բացեալ կամ փոքր յանքի։

To Load, բ, ն. Ծանրաբեռնել, բառնալ 'ի վերայ. ծանրացուցանել. լնուլ (զհրացանն)։

Lóader լօտըր գ. Բեռնաւորիչ։

Lóadsman լօտզմէն գ. Առաջնորդ, ուղեցոյց։

Lóadstar լօտսթար գ. Աստղ բեւեռական, արջ փոքր։

Lóadstone լօտսթօն գ. Մագնիս։

Loaf լօֆ գ. Նկան, նկանակ. պան (շաքարի), զանգուած։

Loam լօմ գ. Կաւ բրուի։

To Loam, բ, ն. Ծեփել կաւով։

Lóamy լօմի ած. Կաւուտ, կաւային։

Loan լօն գ. Փոխ, փոխատուութիւն։

Loath լօթ ած. Դժկամակ, որ խորշի կամ գժուարի, անյօժար, յամր։

To Loathe լօտհ բ, ն. Զզուել, գարշիլ, ատել, խորշիլ, ոչ ախորժել. յափրանալ։

To Loathe, բ, չ. Գարշելի կամ զզուելի լինել. զզուիլ, գարշիլ, խորշիլ։

Lóather լօտհըր գ. Գարշեցող, զզուող։

Lóathful լօտհֆուլ ած. Խորշող, ատեցող. ատելի, գարշելի, զզուելի։

Lóathingly լօտհինկլի մ. Զզուանօք, սաստկութեամբ։

Lóathly լօտհլի ած. Գարշելի, զզուելի, նողկալի։

Lóathly լօթլի մ. Ակամայ, բռնի, դժկամակութեամբ։

Lóathness լօթնէս գ. Անյօժարութիւն, դժկամակութիւն, զզուումն։

Lóathsome լօտհսըմ ած. Զզուելի, գարշելի, նողկալի. ձանձրալի, նեղիչ, յափրացուցիչ։

Lóathsomeness լօտհսըմնէս գ. Գարշութիւն, զզուութիւն, նողկանք։

Loaves լօվզ (Յոգն. Loaf բառի)։

Lob լապ գ. Ապուշ, բթամիտ, թանձրամիտ, գեղջուկ, շինական. որդն ինչ։ —'s pound, բանտ ինչ։

To Lob, բ, ն. Թողուլ անկանիլ. թուլացուցանել, թողացուցանել։ [լիք։

Lóbby լապի գ. Գաւիթ, սրահ, ձեմելիք։

Lobe լօպ գ. Բլթակ լերդի կամ թոքոյ, լերդաբոյթ. մասն, բաժանումն։

Lóbster լապսթըր գ. Խեցափառ։

Lócal լօքէլ ած. Տեղական, տեղւոյ։

Locálity լօքէլիթի գ. Դիրք տեղւոյ, տեղի, վայր։

Lócally լօքէլլի մ. Տեղականապէս, ըստ տեղւոյ։

Locátion լօքէյշըն գ. Զետեղումն, դիրք։

Loch լօք գ. Լիճ, լճակ (ըստ սկովտիացւոց)։

Lock, գ. Աղխ, փական, նաեւ. ըմբռ-

նեաղ գայլախաղի հրացանից. Ճանկ, խիղբ. փուռնջ, ցցունք. փակ, փակարան. սանձանք:

To Lock, *բ, ն.* Աղխել, *աղխ արկանել, փակել, ամրափակել:*

To Lock, *բ, չ.* Աղխիլ, *փակիլ. յարիլ, միանալ:*

Lócker լօ՛քըր *գ.* Գղրոց, *տապանակ, արկղիկ:*

Lócket լօ՛քէթ *գ.* Աղխ *ապարանջանի:*

Lóckram լօ՛քրըմ *գ.* Ազգ *ինչ խոշոր կըտաւոյ:* [կի:

Lóckron լօ՛քրըն *գ.* Ազգ *հրանունկ ծաղ.*

Locomótion լօքօմօ՛շըն *գ.* Շարժումն *տեղւոջէ 'ի տեղի, տեղափոխութիւն:*

Locomótive լօքօմօ՛թիվ *ած.* Տեղափոխ, *շարժուն, որ ունի զօրութիւն շարժելոյ տեղւոջէ 'ի տեղի:*

Lócust լօ՛քըսթ *գ.* Մարախ, *ջորեակ:*

Lócust-tree լօ՛քըսթ-թրի *գ.* Ծառ *ինչ:*

Lódestar լօ՛տըսթար *գ.* Տես Loadstar.

Lódestone լօ՛տըսթօն *գ.* Տես Loadstone.

Lodge լօճ *գ.* Խղիկ, *խրճիթ, հիւղ, տաղաւար. որջ, կաղաղ, դադարք:*

To Lodge, *բ, ն.* Բնակեցուցանել, *օթեցուցանել, տալ վանս կամ իջեւանս. դնել, զետեղել, հաստատել. պահել 'ի մտի. ժողովել, պատսպարել, ապաստան լինել. տեղի տալ, ընդունել. առաքացուցանել:*

To Lodge, *բ, չ.* Իջեւանիլ, *օթագայիլ, ագանել, բնակել. առաքանալ:*

Lódgement լօ՛ճմէնթ *գ.* Դրութիւն, *դիրք. կոյտ, կուտակութիւն, ժողով, հաւաքումն. զօրանիստ, բանակետղ:*

Lódger լօ՛ճըր *գ.* Վարձուոր սենեկի *'ի տան այլոյ, իջեւանեալ, օթագայեալ. բնակիչ:*

Lódging լօ՛ճին *գ.* Օթեւան, *իջեւան, սենեակ կալեալ 'ի վարձու. բնակութիւն. բնակարան, տեղի. տեղի ապաւինի. դադարք, խշաւիք, անկողին:*

Loft լօֆթ *գ.* Դստիկոն. *վերնայարկ, վերնատուն. շտեմարան ցորենոյ:*

Lóftily լօ՛ֆթիլի *մ.* Ի վեր, *'ի բարձունս. գոռոզաբար. վսեմագոյնս, պերճաբար:*

Lóftiness լօ՛ֆթինէս *գ.* Բարձունք, *բարձրութիւն. վսեմութիւն, գերազանցութիւն. հպարտութիւն:*

Lófty լօ՛ֆթի *ած.* Բարձր, *բարձրաբերձ. գերագոյն, բարձրեալ. վսեմ, վեհ. գոռոզ, ամբարտաւան:*

Log լօկ *գ.* Կոճղ *ծառոց. չափ ինչ առ Եբրայեցիս (Ճաշակ):*

Lógarithms լօ՛կէրիթհմզ *գ.* Նշանակ *(յառաջատուութեան թուոց):*

Lóggats լօ՛կկէթս *գ.* Խաղ *ինչ:*

Lóggerhead լօ՛կկըրհէտ *գ.* Ապուշ, *տխմար, թանձրամիտ:* To fall to *կամ* to go to loggerheads, *կռուիլ ձեռամբքացի:*

Lóggerheaded լօ՛կկըրհէտէտ *ած.* Տխմար, *ապուշ, թանձրամիտ:*

Lógic *գ.* Տրամաբանութիւն, *բանական արուեստ:*

Lógical լօ՛ճիքըլ *ած.* Տրամաբանական, *բանական արուեստի. հմուտ բանական արուեստի:*

Lógically լօ՛ճիքըլլի *մ.* Տրամաբանօրէն, *ըստ կանոնաց բանական արուեստի:*

Logícian լօճի՛շըն *գ.* Տրամաբան, *հմուտ տրամաբանութեան:*

Lógman լօ՛կմէն *գ.* Փայտակիր:

Lógomachy լօ՛կօմէքի *գ.* Բանակռուութ:

Lógwood լօ՛կուուտ *գ.* Փայտ *ինչ հնդկաց 'ի պէտս ներկոյ:*

Lóhock լօ՛հօք *գ.* Դեղ *ինչ:*

Loin լօյն *գ.* Աղգր *քառոտանեաց. երիկամունք:*

To Lóiter լօ՛յթըր *բ, չ.* Ժամավաճառ *լինել, դանդաղել, հեղգանալ, ծուլանալ:*

Lóiterer լօ՛յթըրըր *գ.* Ժամավաճառ, *ծոյլ, հեղգ, դանդաղ, վատ:*

To Loll լօլ *բ, չ.* Յենուլ, *կալ դատարկ յեցեալ. անկեալ կալ, ընկողմանիլ. կախիլ լեզուի:*

To Loll, *բ, ն.* Հանել, *երկայնել կամ կախել զլեզուն:*

Lomp լըմփ *գ.* Ձուկն *ինչ:*

Lone լօն *ած.* Առանձին, *ամայի, մենաւոր, միայնակ, առանձնակեաց:*

Lóneliness լօ՛նլինէս *գ.* Առանձնութիւն, *միայնութիւն:*

Lónely լօ՛նլի *ած.* Մենաւոր, *առանձին, միայն, միայնակ:*

Lóneness լօ՛ննէս *գ.* Առանձնութիւն, *միայնութիւն:*

Lónesome լօ՛նսըմ *ած.* Առանձին, *ամայի, տխուր, մթին, աՀեղ, սոսկալի:*

Long լօն *ած.* Երկայն, *երկար, երկարատեւ. հարուստ, բազում, Ճոխ. երկարաձիգ, հեռի. մշտատեւ, բազմաժամանակեայ. յամր, դանդաղ, յուշիկ. երկայնաբան, ձանձրալի. անձկառոյց, ցանկացող, կաթոգին:*

Long, *մ.* Ընդ *երկար. բազումս, երկարագոյնս. եւ, բազմօք. ընդ, զ:* Not – after, *զկնի սակաւուց:* – ago, *'ի վաղուց հետէ, բազում ժամանակք են:* All his life –, *ընդ ամենայն կեանս իւր:* Forty years –, *զամս քառասուն:*

Long, *մ.* Վրիպակաւ, *յանցանօք:*

To Long, *բ, չ.* Անձկալ, *կաթոգնիլ, անձկառոյց սպասել, հետամուտ լինել, փափաքել:*

Longanímity լօնկէնի́միթի գ. Երկայնամտութիւն, համբերութիւն:

Lóngboat լօ́նկպօթ գ. Երկայնաձեւ մակոյկ նաւու:

Longévity լօնճէ́վիթի գ. Երկայնակեցութիւն, երկայն աւուրք:

Longímanous լօնճի́մէնըս ած. Երկայնաձեռն, երկայնաբազուկ:

Longímetry լօնճի́միթրի գ. Երկայնաչափութիւն:

Lónging լօ́նկին գ. Անձուկ, իղձ, ցանկութիւն, փափաք, կաթոգին սէր:

Lóngingly լօ́նկինլի մ. Անձկանօք, կաթոգին, կարի իմն:

Lóngitude լօ́նճիթիուտ գ. Երկայնութիւն. բացակայութիւն, հեռաւորութիւն. երկայնութիւն աշխարհագրական կամ աստեղաբաշխական:

Longitúdinal լօնճիթի́ուտինէլ ած. Ընդ երկայն, ըստ երկայնութեան:

Lóngly լօ́նկլի մ. Անձկանօք:

Lóngsome լօ́նկսըմ ած. Կարի իմն երկայն, երկայնաձիգ, ձանձրալի:

Lóngsuffering լօ́նկսըֆֆըրին ած. Երկայնամիտ, համբերատար:

Lóngsuffering, գ. Երկայնմտութիւն, համբերութիւն:

Lóngtail լօ́նկթէյլ գ. Երկայնաձետ (շուն):

Lóngwinded լօ́նկուինտէտ ած. Երկարաձիգ, երկայն, ձանձրալի:

Lóngwise, Lóngways լօ́նկուայզ, լօ́նկուէյզ մ. Ընդ երկայն, ընդ երկայնութիւնն:

Loo լու գ. Խաղ ինչ թղթոյ:

Lóobily լու́պիլի ած. Խօլական, յիմարական, յիմար, անմիտ:

Lóoby լու́պի գ. Խօլ, յիմար, անմիտ, ապէտ:

Loof լուֆ գ. Երկայնութիւն նաւու 'ի կայմէ ցգլուխն:

To Loof, բ, ն. Տալ հողմոյ զնաւն:

Lóofed լուֆթ ած. Հեռի, հեռացեալ, բացակայ:

Look լուք գ. Տեսիլ, հայեցուած, երես, դէմք, կերպարան:

Look!, ձգ. Տես, ահա, միտ դիր:

To Look, բ, չ. Հայիլ, դիտել, ակնկառոյց լինել. ակն ունել, սպասել, մնալ. ըզգուշանալ, պատկառ կալ, արթուն լինել. երեւիլ, տեսանիլ, թուիլ. լինել, կալ, դըտանիլ (առողջ, հիւանդ, և այլն). ունել զկերպարանս: – about one, շուրջ հայիլ, զգուշանալ, հսկել: – after, հայիլ զհետ, դիտել, զննել, միտ դնել: – for, ակն ունել, սպասել: – into, միտ դնել, հայիլ, քննել, յառիլ: – on, համարել, կարծել, դնել 'ի մտի: – over, քննել, զննել, փորձել, հայիլ: – out, զգուշանալ, զգոյշ լինել. խնդրել, որոնել: – to, զգուշանալ, արթուն կալ, միտ դնել, հայիլ, նայիլ:

To Look, բ, ն. Խնդրել, որոնել, 'ի խնդիր լինել. ակն արկանել, տեսանել. ակնարկի առնել, ազդել: – out, 'ի խնդիր լեալ գտանել:

Lóoker լու́քըր գ. Որ հայի կամ տեսանէ: – on, դիտող, հանդիսական:

Lóoking-glass լու́քին-կլէս գ. Հայելի:

Loom լում գ. Գործարան ոստայնանկաց:

Loom, գ. Թռչուն ինչ:

To Loom, բ, չ. Երեւիլ 'ի վերայ ծովու (ըստ նաւորդաց):

Loon լուն գ. Ստահակ, անզգամ, խեւ, դատարկասուն:

Loop լուփ գ. Աղխ կամ ճարմանդ ինչ զգեստուց:

Lóoped լու́փթ ած. Որ ունի բազում ծակս կամ բացուածս, բազմակն:

Lóophole լու́փհօլ գ. Ծակ, բացուած, անցք. լուսամուտք. փախուստ, խոյս, հընարք պատ 'ի պատ, խորամանկութիւն:

Lóopholed լու́փհօլտ ած. Որ ունի բազում ծակս կամ անցս:

Loord լուրտ գ. Ապուշ, անմիտ, բթամիտ, թանձրամիտ:

Loose լուս գ. Ազատութիւն, ընդարձակութիւն, թուլութիւն:

Loose, ած. Լուծեալ, արձակեալ. թոյլ, խախտեալ. լոյծ, կակուղ, ցանցառ. լայն, ընդարձակ. մեղկ, ցոփ. անորոշ, տարտամ. ոչ խիտ. որ ունի լոյծ որովայն. ազատ, զերծ: To break –, ազատիլ, զերծանիլ, լուծանիլ: To let –, արձակել, լուծանել, թուլացուցանել, ազատել:

To Loose, բ, ն. Լուծանել, արձակել. թուլացուցանել. զերծուցանել, ազատ կացուցանել:

To Loose, բ, չ. Խարիսխ վերացուցանել, առագաստել զնաւն, մեկնիլ:

Lóosely լու́սլի մ. Թուլագոյնս, թուլակի. արձակ, անկապ. առանց կապակցութեան. յանկարծս, առանց կանոնաց. յանհոգս, հեզգութեամբ. մեղկութեամբ, վատութեամբ. ցոփութեամբ, զեղխութեամբ:

To Lóosen լու́սըն բ, չ. Արձակիլ, մեկնիլ, բաժանիլ:

To Lóosen, բ, ն. Թուլացուցանել, թոյլ տալ, արձակել, լուծանել. ընդարձակել. քակել, բաժանել. ազատել, զերծուցանել. լուծանել (զորովայնն):

Lóoseness լու́սնէս գ. Թոյլ, թուլութիւն. զեղխութիւն, անառակութիւն. որովայնալուծութիւն:

Lóosestrife լու́սսթրայֆ գ. Խոտ ինչ:

Lop լօփ գ. Ոստք ծառոյ հատեալ լու:
To Lop, ք, ն. Ոստաքանց առնել, քըրշատել, յօտել, յատանել. հատանել, կտրել, յապաւել: [բոյի:
Lope լօփ. Կատարեալ ժամանակ to Leap
Lópper լօփփըր գ. Յօտող, յատանող:
Loquácious լօգուէյշըս ած. Շատախօս, շաղակրատ, որ խօսի կամ հնչէ:
Loquácity լօգուէսիթի գ. Շատախօսութիւն, բազմաբանութիւն:
Lord լօրտ գ. Տէր, իշխան. առաջնորդ, պետ, գլուխ, վերակացու. այր, ամուսին. ազնուական, սեպուհ: My –, Տէր իմ (սեպուհ անգղիոյի): – like, իշխանաբար, տիրաբար, պերճաբար:
To Lord, ք, չ. Տիրել, իշխել, բանանալ, ունել: [տէր:
Lórding լօրտինկ գ. Նուաստ կամ անարգ
Lórdling լօրտլինկ գ. Փոքրիկ տէր, իշխանիկ:
Lórdliness լօրտլինէս գ. Տէրութիւն, իշխանութիւն. պերճութիւն, գոռոզութիւն, իշխեցողութիւն:
Lórdly լօրտլի ած. Տիրական, իշխանական, պետական. պերճ, գոռոզ, փքացեալ. վեհ:
Lórdly, մ. Պերճաբար, իշխանաբար, սիգալով, աչ արկանելով:
Lórdship լօրտշիփ գ. Տէրութիւն, իշխանութիւն, պետութիւն. երկիր տէրութեան, կալուածք: Տէրութիւն ձեր (պատուանուն):
Lore լօր գ. Ուսումն, հրահանգ, դաս, ընթերցուած:
Lore, ած. Կորուսեալ, ապականեալ:
Lórel լօրէլ գ. Զարագործ, անզգամ:
To Lóricate լօրիգէյթ ք, ն. Ծեփել, պատել, ծածկել, զրուագել:
Lórimer, Lóriner լօրիմըր, լօրինըր գ. Որ յօրինէ սանձս, բեեռ, մտրակ, և այլն:
Lóriot լօրիօթ գ. Խարտեշ սարեակ. (տե՛ս. ֆիկըրէօ): [սեալ:
Lorn լօրն ած. Թողեալ, լքեալ, կորու
To Lose լուզ ք, ն. Կորուսանել. զրկիլ. նուազիլ. Թողուլ, մեկնիլ, օտարանալ. մոլորիլ, խոտորիլ. բառնալ. անգործ կամ անպիտան առնել. նսեմ առնել, ընկղմել. զերծանիլ, ապաքինիլ. վատնել, ծախել:
To Lose, ք, չ. Կորուսանել, ոչ յաղթել. անկանիլ, վատթարանալ:
Lóseable լուզէպլ ած. Կորնչելի, բառնալի, կորստական:
Lósel լուզէլ գ. Զարագործ, անզգամ, ժանտաժուտ, արժանի կորստեան:
Lóser լուզըր գ. Կորուսանող, որ կորուսանէ կամ զրկի:

Loss լօս գ. Կորուստ, վնաս, տոյժ. զրկումն. վտանգ, կործանումն, ընկղմումն, մահ. յանցանք, վրիպակ:
Lost լօսթ ած. Կորուսեալ:
Lot լօթ գ. Վիճակ. բաղդ, ճակատագիր, գծուած. մասն, բաժին:
Lote tree, Nettle tree լօթթրի, նէթթըլ թրի գ. Նեքքին, լօտոս: [ցումն:
Lótion լօշըն գ. Լուացումն, դեղ 'ի լուա
Lóttery լօթթըրի գ. Վիճակախաղ:
Lóvage լօվէճ գ. Բոյս ինչ:
Loud լաուտ ած. Բարձր, բարձրաձայն, ուժգին. աղաղակող, որ ձիչ բառնայ:
Lóudly լաուտլի մ. Ի ձայն բարձր, բարձրաձայն, ուժգին:
Lóudness լաուտնէս գ. Ձայն բարձր, աղաղակ, հնչիւն, ուժգնութիւն ձայնի:
Love լըվ գ. Սէր. տռփանք, ցանկութիւն. սիրելութիւն, բարեկամութիւն, հաճութիւն. կերպաս ինչ:
To Love, ք, ն. Սիրել, հաճիլ, տխորժել. հարկանիլ 'ի սէր, տռփիլ: [tes).
Lóveapple լըվէփփլ գ. Պոլոլիկ (Toma-
Lóveknot լըվնօթ գ. Հանգ կամ հանգոյց սիրոյ:
Lóveletter լըվլէթթըր գ. Թուղթ սիրոյ (տարփաւորաց):
Lóvelily լըվլիլի մ. Սիրով, սիրողապէս:
Lóveliness լըվլինէս գ. Սիրելութիւն, քաղցրութիւն, գեղեցկութիւն:
Lóvelorn լըվլօրն ած. Որ կորոյս կամ եթող զսէր, անկեալ 'ի սիրոյ:
Lóvely լըվլի ած. Սիրելի, ցանկալի, քաղցր, հաճոյական:
Lóvemonger լըվմընկըր գ. Կաւատ:
Lóver լըվըր գ. Տարփածու, տարփաւոր. սիրող. բարեկամ:
Lóvesecret լըվսիգրէթ գ. Գաղտնիք սիրոյ (տարփածուաց):
Lóvesick լըվսիք ած. Ախտացեալ սիրով, հարեալ կամ զակատեալ 'ի սէր:
Lóvesome լըվսըմ ած. Սիրելի, արժանի սիրոյ, ցանկալի:
Lóvesong լըվսօնկ գ. Երգ սիրոյ:
Lóvesuit լըվսիութ գ. Տարփաւորութիւն:
Lóvetale լըվթէյլ գ. Վէպք սիրոյ տարփաւորաց: [փանաց:
Lóvethought լըվթհօթ գ. Խորհուրդ տար
Lóvetoy լըվթօյ գ. Ընծայ տարփաւորի:
Lóvetrick լըվթրիք գ. Արուեստ ցուցանելոյ նշան տռփանաց:
Lough լօք գ. Լիճ, լճակ, ծովակ:
Lóving լըվինկ ած. Սիրելի. քաղցր. սիրալիր, խանդակաթ:
Lóvingkindness լըվինկքայնտնէս գ. Քաղցրութիւն, մարդասիրութիւն:

Lóvingly լը՛վինկլի մ. Սիրով, սիրողապէս, մարդասիրաբար, քաղցրութեամբ։

Lóvingness լը՛վինկնէս գ. Սէր, քաղցրութիւն, մարդասիրութիւն։

Louis d'or լիուի տօ՛ր գ. Ոսկի դահեկան գաղղիացւոց։

To Lounge լա՛ունճ բ, չ. Ծուլանալ, դատարկութեամբ անցուցանել զկեանս։

Lóunger լա՛ունճըր գ. Հեղգ, ծոյլ, դատարկ, պարապորդ։

Louse լա՛ուս (յոգն. lice) գ. Ոջիլ։

To Louse լա՛ուզ բ, ն. Մաքրել յոջլոց, քթուել։

Lóusewort լա՛ուսուըրթ գ. Ոջլադեղ (բոյս)։

Lóusily լա՛ուզիլի մ. Գծծաբար։

Lóusiness լա՛ուզինէս գ. Գծծութիւն, աղտեղութիւն, անարգութիւն։

Lóusy լա՛ուզի ած. Ոջլոտ, ոջլահար, գըծուծ, աղտեղի. անարգ, նուաստատոհմ։

Lout լա՛ութ գ. Սոպա, բիրտ, գիւղական։

To Lout, բ, չ. Խոնարհել, ծունր կըրկնել, մեծարել։

To Lout, բ, ն. Յաղթել, նուաճել։

Lóutish լա՛ութիշ ած. Գեղջուկ, չինական, բիրտ, անոպայ, անհեթեթ։

Lóutishly լա՛ութիշլի մ. Բրտութեամբ, չինականագոյնս։

Lóuver լո՛ւվըր գ. Ծխնելոյզ։

Low լօ ած. Ստորին, խոնարհ, ցած. ներքին, խոր, խորին. գիւրագին. մեղմ, դաշն. յետին, վերջին. ծանծաղ. վայրահակ, գըլխակոր, նկուն. նուաստ, անարգ, արհամարհ, անպիտան. վատ, վատասիրտ. վատազգի, անատոհմ. փանաքիմաց, նուաստախոհ. խոնարհ, ցածուն, ակնածու։

Low, մ. Ի խոնարհ, ստորև, 'ի վայր. նուաստաբար, անարգաբար, դաշն ձայնիւ, մեղմով։

To Low, բ, ն. Իջուցանել, ցածուցանել։

To Low, բ, չ. Բառաչել, բառանջել։

Lówbell լօ՛պէլ գ. Որս ինչ թռչնոց 'ի ձեռն զանգակի և բոցոյ։

To Lówer լօ՛ըր բ, ն. Խոնարհեցուցանել, իջուցանել, ցածուցանել։

To Lówer, բ, չ. Խոնարհիլ, իջանել, ցածնուլ, նուազիլ։

Lówer լա՛ուըր գ. Մթութիւն, մթագնութիւն. խոժոռութիւն դիմաց։

To Lówer, բ, չ. Պատիլ ամպով, մթագնիլ. կնճռել զյօնս, խոժոռիլ, խեթիւ ակնարկել։

Lóweringly լա՛ուըրինկլի մ. Մթագնիս. խոժոռ դիմօք։ [ստորին, վերջին։

Lówermost լօ՛ըրմօսթ ած. Խոնարհագոյն,

Lówland լօ՛լէնտ գ. Ստորին կամ ցածուն երկիր, ճախին, գիջին տեղի։

Lówlily լօ՛լիլի մ. Ցածութեամբ, խոնարհութեամբ. նուաստաբար, անչքաբար։

Lówliness լօ՛լինէս գ. Խոնարհութիւն, հեզութիւն, ցածութիւն, անարգութիւն, գծծութիւն։

Lówly լօ՛լի ած. Խոնարհ, հեզ, ցածուն. գծուծ, ստորին, նուաստ։

Lówly, մ. Նուաստագոյնս, նուաստաբար. խոնարհութեամբ, ցածութեամբ, պարկեշտութեամբ։

Lown լա՛ուն գ. Անմիտ, տխմար։

Lówness լօ՛նէս գ. Ցածութիւն. նուաստութիւն, անարգութիւն. վատազգութիւն, ապատոհմութիւն, գեղջկութիւն. խոնարհութիւն, հպատակութիւն։

Lowthóughted լօթհօ՛թէտ ած. Նուաստամիտ, փանաքի, երկրաքարշ, որ խորհի զստորինս։

Lowspírited լօսփի՛րիթէտ ած. Ընկճեալ, նկուն, երկչոտ, վատասիրտ։

Loxodrómics լօքսօտրօ՛միքս գ. Խոտորնակ նաւարկութիւն։

Lóyal լօ՛յէլ ած. Հաւատարիմ, հնազանդ։

Lóyalist լօ՛յէլիսթ գ. Կուսակից կամ հնազանդ թագաւորի։

Lóyally լօ՛յէլլի մ. Հաւատարմութեամբ, միամտութեամբ, անխարդախ։

Lóyalty լօ՛յէլթի գ. Հաւատարմութիւն։

Lózenge լօ՛զէնճ գ. Տարանկիւն (ձև երկրաչափական). դեղ ինչ և քաքար։

LP. Համառօտութիւն Lordship բառի։

Lu լու գ. Ազգ ինչ խաղու թղթոյ։

Lúbbard լը՛պպըրտ գ. Անճոռնի և անհեթեթ ոք։

Lúbber լը՛պպըր գ. Ցոյր, թանձրամիտ, ծանրադանդաղ, պորտաբոյծ, անհեթեթ, կոպտաբարանձն։

Lúbberly լը՛պպըրլի ած. Թանձրամարմին, անհեթեթ, դատարկասուն։

Lúbberly, մ. Անհեթեթս, բրտաբար։

Lúbric լի՛ուպրիք ած. Լպրծուն, սահական. գիւրադայթ, անհաստատ, ընդունայն, մնոտի. պագշոտ, վաւաշ։

To Lúbricate լի՛ուպրիքէյթ բ, ն. Դիւրացուցանել, կակղել։

Lubrícity լիուպրի՛սիթի գ. Սահականութիւն, լպրծունն. գիւրութիւն, կակղութիւն. գիւրադայթութիւն, անհաստատութիւն, փոփոխականութիւն. պագշոտութիւն։

Lúbricous լի՛ուպրիքըս ած. Սահական. լպրծուն. անհաստատ, յողդողդ։

Lubrifáction, Lubrificátion լիուպրիֆէ՛քշըն, լիուպրիֆիքէ՛շըն գ. Դիւրութիւն, կակղութիւն։

Luce լի՛ուս գ. Ձուկն ինչ։

Lúcent լիու՛ուսէնթ ած. Լուսաւոր, լուսատու. լուսաճաճանչ, լուսափայլ:

Lúcerne լիու՛ուսըրն գ. Յատուկ անուն կնոջ. մարական առուոյտ (ած. գաղղ. էօնձա):

Lúcid լիու՛ուսիտ ած. Լուսաւոր, լուսատու, պայծառ, փայլուն. մաքուր, ջինջ: – interval, ժամանակ զգաստութեան խելագարի:

Lucídity լիուուսի՛տիթի գ. Լուսաւորութիւն, փայլումն, պայծառութիւն:

Lucíferous լիուուսի՛ֆէրըս ած. Լուսաբեր, լուսատու, պայծառ:

Lucífic լիուուսի՛ֆիք ած. Լուսաբեր, լուսատու, պայծառացուցիչ:

Luck լըք գ. Դէպք, դիպուած, պատահումն. բաղդ, վիճակ:

Lúckily լը՛քիլի մ. Բարեբաստութեամբ, յաջողակս, յաջողութեամբ:

Lúckiness լը՛քինէս գ. Բարեբաղդութիւն, յաջողուած:

Lúckless լը՛քլէս ած. Դժբաղդ, թշուառ, հեք, տառապեալ:

Lúcky լը՛քի ած. Բարեբախտ, երջանիկ, բարեվիճակ:

Lúcrative լիու՛ուքրէթիվ ած. Շահաւէտ, շահեկան:

Lúcre լիու՛ուքըր գ. Շահ, օգուտ:

Lucríferous լիուուքրի՛ֆէրըս ած. Շահաւոր, շահեկան, օգտաբեր:

Lucrífic լիուուքրի՛ֆիք ած. Օգտաբեր, օգտակար, շահաւոր, շահեկան:

Luctátion լըքթէ՛յշըն գ. Կռիւ, մաքառումն:

To Lúcubrate լիու՛ուքիուպրէյթ բ. ն. Տքնիլ, աշխատ լինել կամ ուսանել 'ի գիշերի, աշխատասիրել:

Lucubrátion լիուուքիուպրէ՛յշըն գ. Տքնութիւն, վաստակ գիշերոյ, աշխատասիրութիւն:

Lucubrátory լիուուքիուպրէ՛թըրի ած. Աշխատասիրեալ 'ի գիշերի, յօրինեալ 'ի լոյս ճրագի:

Lúculent լիու՛ուքիուլէնթ ած. Պայծառ, յստակ, մաքուր, ականակիտ. յայտնի, հաւաստի, երևելի:

Lúdicrous լիու՛ուտիքրըս ած. Ծիծաղելի, ծաղրական, ծաղրաշարժ:

Lúdicrously լիու՛ուտիքրըսլի մ. Ծաղու, 'ի զբօսանս, ընդ խաղ:

Lúdicrousness լիու՛ուտիքրըսնէս գ. Ծաղրականութիւն, խեղկատակութիւն:

Ludificátion լիուուտիֆիքէ՛յշըն գ. Կատականք, ծաղր, խաղարկութիւն:

To Luff լըֆ բ. չ. Տալ հողմոյ զառագաստ (ըստ նաւորդաց):

Lug լըկ գ. Ձուկն ինչ. բլթակ ականջաց. ձողաչափ:

To Lug, բ. ն. Քարշել կամ ձգել բռնութեամբ, վարել: – out, ձգել զսուր (առ ընդ կատակս):

To Lug, բ. չ. Ձգիլ, ընդ քարշ ածիլ, վարիլ:

Lúggage լը՛կկէճ գ. Աղխ, կահ, կարասիք, բեռինք:

Lugúbrious լիուկիու՛պրիըս ած. Սգաւոր, սգալի, թախծագին:

Lúkewarm լիու՛ուքուօրմ ած. Գաղջ, եղկ. հեղգ, դանդաղ, անփոյթ:

Lúkewarmly լիու՛ուքուօրմլի մ. Գաղջութեամբ. հեղգութեամբ, ցրտութեամբ, անփոյթս, յանհոգս:

Lúkewarmness լիու՛ուքուօրմնէս գ. Գաղջութիւն. հեղգութիւն, անհոգութիւն:

To Lull լըլ բ. ն. Ննջեցուցանել կամ թմբրութիւն արկանել քաղցրաձայն երգով. հանգուցանել, խաղաղացուցանել:

Lúllaby լը՛լլէպայ գ. Երգ սանուցաց:

Lumbágo լըմպէ՛յկօ գ. Ցաւք միջաց:

Lúmber լը՛մպըր գ. Անպիտան կամ աւելորդ ինչ, ցնցոտի, հնոտիք:

To Lúmber, բ. ն. Խառնիխուռն դիզել իբրև աւելորդ կամ անպիտան ինչ:

To Lúmber, բ. չ. Ծանրաշարժ կմ ծանրադանդաղ լինել:

Lúminary լիու՛ումինէրի գ. Լուսաւոր, մարմին լուսաւոր:

Luminátion լիուումինէ՛յշըն գ. Լուսաւորութիւն:

Lúminous լիու՛ումինըս ած. Լուսաւոր, լուսալիր, պայծառ, փայլուն:

Lump լըմփ գ. Կոտոր, բեկոր, հատոր, պատառ, մասն. զանգուած. կոյտ, շեղջ, բազմութիւն: – – sugar, սպիտակ շաքար: In a –, միահամուռ, 'ի մի կոյտ:

To Lump, բ. ն. Ընդհանրապէս առնուլ կամ խմանալ, ոչ իջանել 'ի մասնաւորս:

Lúmpfish լը՛մփֆիշ գ. Ձուկն ինչ:

Lúmping լը՛մփինկ ած. Մեծամարմին, թանձրամարմին, մեծաքանակ:

Lúmpish լը՛մփիշ ած. Թանձր, թանձրադանդաղ, խոշոր, ծանր. անհեթեթ, թանձրամիտ, տխմար:

Lúmpishly լը՛մփիշլի մ. Տգիտաբար, տխմարաբար, անհեթեթս:

Lúmpishness լը՛մփիշնէս գ. Անմտութիւն, տխմարութիւն, թանձրամտութիւն:

Lúmpy լը՛մփի ած. Ծանր, պնդակազմ, կուռ, միապաղաղ, միաձոյլ:

Lúnacy լիու՛ունէսի գ. Լուսնոտութիւն, մոլեգնութիւն, խելացնորութիւն:

Lúnar, Lúnary լիու՛ունէր, լիու՛ունէրի ած. Լուսնական, լուսնոյ:

Lúnary, գ. Լուսնածաղիկ:

Lúnated լիւ-նէյթէտ ած. Լուսնաձև, ձևացեալ 'ի կէս լուսին: [գոր:
Lúnatic լիւ-նէթիք գ. Լուսնոտ, խելա-
Lúnatic, ած. Լուսնոտ, անկեալ յախտ լուսնոտութեան, խելագար:
Lunátion լիւ-նէյշըն գ. Շրջապայութիւն կամ ընթացք լուսնոյ, ամսօրեայ ժամանակ ընթացից լուսնոյ:
Lunch, Lúncheon լընչ, լընչըն գ. Պատառ մի, Ճաշակ. նախընթրիք:
Lune լիւ-ն գ. Կէս լուսին (ձև). լուսնոտութիւն, խելագարութիւն:
Lunétte լիւ-նէթ գ. Լուսնեակ (փոքրիկ պատնէշ մահկաձև):
Lungs լընկզ գ. Թոք:
Lúnged լընկտ ած. Թոքաձև, թոքաւոր:
Lung-grown լընկ-կրօն ած. Որ ունի թոք աճեցեալ:
Lúngwort լընկ-ուըրթ գ. Խոտ ինչ օգտակար թոքոյ, թոքաբոյս:
Lunisólar լիւ-նիսօլըր ած. Լուսնարևեան (բառ աստեղաբաշխից), բաղադրեալ 'ի պարագայութենէ արևու և լուսնոյ:
Lunt լընթ գ. Բուծին կամ լուցկիք հրազինուց: [պ. գ.):
Lúpine լիւ-փին գ. Գերմաստ. (աՃ. աՃը
Lurch լըրչ գ. Կրկին վահանակք ('ի տապալուոջ). խառնակութիւն, շփոթ. մեկնեալ 'ի ցամաքէ:
To Lurch, բ, չ. Կրկնակի յաղթել 'ի խաղու. գարանակալ լինել:
To Lurch, բ, ն. Կլանել, ծախել, մաշել, սպառել. 'ի դերև հանել, եղծանել, նանրացուցանել. շորթել, գողանալ:
Lúrcher լըրչըր գ. Դարանակալ. շուն գարանակալ որսոյ. որկորեայ, շատակեր:
Lure լիւ-ր գ. Հրապոյրք որսական թռչնոց. խայթ, լուցկիք, հրապոյրք, գրգիռ, պատրանք:
To Lure, բ, ն. Հրապուրել, ձգել, յանկուցանել, պատրել, որսալ:
To Lure, բ, չ. Հրապուրել կամ յետս կոչել զորսական թռչունս:
Lúrid լիւ-րիտ ած. Տխուր, մռայլին, մթին:
To Lurk լըրք բ, չ. Դարանիլ, գարանակալ լինել, զօղիլ, թաքչել:
Lúrker լըրքըր գ. Դարանամուտ, գարանակալ, գող թագուցեալ:
Lúrkingplace լըրքինկփլէյս գ. Դարանք, տեղի թագստեան:
Lúscious լըշըս ած. Կարի քաղցրահամ, զզուեցուցիչ. քաղցր, ախորժակ, անուշակ, հաճոյական:
Lúsciously լըշըսլի մ. Յանչափս կամ անախորժ քաղցրութեամբ:
Lúsciousness լըշըսնէս գ. Անչափ քաղցրութիւն:
Lush լըշ ած. Մթագոյն, կանաչագեղ, կենդանի:
Lusk լըսք ած. Հեղգ, պղերգ, գործատեաց, անպիտան:
Lúskish լըսքիշ ած. Պղերգ, գործատեաց, անփոյթ, տարտամ:
Lúskishly լըսքիշլի մ. Հեղգութեամբ, պղերգութեամբ, յանհոգս:
Lúskishness լըսքիշնէս գ. Հեղգութիւն, պղերգութիւն, վատութի, տարտամութի:
Lusórious, Lúsory լիւ-սօրիըս, լիւ-սըրի ած. Ած 'ի խաղ, 'ի պէտս զբօսանաց:
Lust լըսթ գ. Յանկութիւն, տարփանք. բուռն կիրք, ախորժակ, տենչանք. ազդուութիւն, ուժգնութիւն, զօրութիւն:
To Lust, բ, չ. Յանկալ, տարփալ. զհետ մնդիլ, տենչալ. սիրել, ախորժել, կամիլ:
Lústful լըսթֆուլ ած. Հեշտասէր, վաւաշ, տարփոտ. տարփական, ցանկական, ախտաշարժ:
Lústfully լըսթֆուլլի մ. Յանկութեամբ, տարփանօք:
Lústfulness լըսթֆուլնէս գ. Յանկութի, տարփանք, հեշտախտութիւն:
Lústihed, Lústihood լըսթիհէտ, լըսթիհուտ գ. Առուգութիւն, աշխոյժք, զօրութի:
Lústily լըսթիլի մ. Քաջութեամբ, արիաբար, ուժգինս:
Lústiness լըսթինէս գ. Ոյժ, ուժգնութիւն, քաջութիւն, կորովութիւն:
Lústless լըսթլէս ած. Անզօր, տկար:
Lústral լըսթրըլ ած. Մաքրողական, քաւութեան:
Lustrátion լըսթրէյշըն գ. Մաքրութիւն, քաւութիւն, սրբութիւն:
Lústre լըսթըր գ. Փայլումն. լոյս, պայծառութիւն. շուք, պատիւ, անուն, համբաւ. հնգամեայ ժամանակ:
Lústring լըսթրին գ. Կերպաս ինչ մետաքսեայ:
Lústrous լըսթրըս ած. Փայլուն, փողփողուն, լուսաւոր, պաղպաջուն:
Lústwort լըսթուըրթ գ. Խոտ ինչ:
Lústy լըսթի ած. Առոյգ, աշխոյժ, քաջասիրտ, կորովի, հուժկու:
Lútanist լիւ-թէնիսթ գ. Վնահար:
Lutárious լիւ-թէրիըս ած. Տղմաբնակ, տղմային. 'ի գոյն տղմոյ:
Lute լիւ-թ գ. Վին. կաւ կամ շաղախ (քիմիականաց):
To Lute, բ, ն. Ծեփել կաւով զբերան անօթոյն, խնուլ շաղախով զանօթս:
Lútulent լիւ-թիւ-լէնթ ած. Տղմուտ, տղմոտ, պղտոր, անմաքուր:

To Lux, to Lúxate լըքս, լը՛քսէյթ բ. ն. Խախտել զոսկերս:

Luxátion լըքսէ՛յշըն գ. Խախտումն ոսկերաց:

Luxe լըքս գ. Հեշտութիւն, զեղխութի՛ւն:

Luxúriance, Luxúriancy լըկժիւ՛ըրիէնս, լըկժիւ՛ըրիէնսի գ. Առատութիւն, զեղխութիւն:

Luxúriante լըկժիւ՛ըրիէնթ ած. Ճոխ, առատ. ուռճացեալ, բազմատեան, թաւացեալ:

To Luxúriate լըկժիւ՛ըրիէյթ բ. չ. Զօրանալ, ուռճանալ, թաւանալ, առաւելուլ, ճոխանալ:

Luxúrious լըկժիւ՛ըրիըս ած. Զեղխ, անառակ, վաւաշ, պագշոտ. գրգասէր, փափկասէր. տոփական, ցանկական, հեշտալի. ուռճացեալ, յուռթի, բազմառատ:

Luxúriously լըկժիւ՛ըրիըսլի մ. Զեղխութեամբ, գրգանօք, անառակաբար:

Lúxury լը՛քշիւըրի գ. Բղջախոհութիւն, վաւաշոտութիւն, անառակութիւն. գրգասիրութիւն. աւելորդանցութիւն, առատութիւն, անչափութիւն, շուայտութի՛ւն:

Lycánthropy լայքէ՛նթհրօփի գ. Գայլախտ (հիւանդութիւն ինչ):

Lyke լայք ած. Տես Like.

Ly'ing լա՛յին. Ընդունելութիւն to Lie բայի:

Lymph լիմֆ գ. Աւիշկ, ջուր:

Ly'mphated լի՛մֆէյթէտ ած. Յիմար:

Ly'mphatick լի՛մֆէթիք գ. Աւշկեան անօթ:

Ly'mpheduct լի՛մֆիտըքթ գ. Աւշկաբեր անօթ:

Lynx լինքս գ. Բաւթարինէ, լուսանն (անասուն ինչ որակն. աճ. վաշագ):

Lyre լայր գ. Քնար:

Ly'ric, Ly'rical լի՛րիք, լի՛րիքըլ ած. Քնարերգական. քնարերգակ բանաստեղծ:

Ly'rist լա՛յրիստ գ. Քնարահար, նուագերգակ:

M

M էմ Մ: Երեքտասաներորդ և բաղաձայն տառ այբուբենից Անգղիացւոց:

Mab մէպ գ. Թագուհի համբարուաց:

Mac մէք գ. Որդի:

Macaróni մէքէրօ՛նի գ. Դդմաճ. քաքար 'ի նշոյ:

Macarónic մէքէրօ՛նիք ած. Կորճակեղու, խառնամառն, ծիծաղելի (երգ, բանաստեղծութիւն):

Macaróon մէքէրո՛ւն գ. Դդմաճ. թանձրամիտ, խօթամիտ:

Macáw մէքօ՛ գ. Թռչուն ինչ:

Macáw-tree մէքօ՛-թրի գ. Ծառ ինչ:

Mace մէյս գ. Գաւազան իշխանաւորաց, լախտ, վիրգ: — — bearer, գաւազանակիր. ցանցակերպ թաղանթ հնդիկ ընկուզի:

Maceále մէյսէ՛յլ գ. Գարեջուր խառնեալ ընդ կեղեւոյ հնդիկ ընկուզի:

To Mácerate մէ՛սէրէյթ բ. ն. Լմել, կակղել. ճնշել, նկարացուցանել, հիւծել. տառապեցուցանել. թրջել, թանալ:

Macerátion մէսէրէ՛յշըն գ. Լմումն, կակղումն. ճնշումն. հիւծումն:

Máchinal մէ՛քինէլ ած. Մեքենական:

To Máchinate մէ՛քինէյթ բ. ն. Մեքենայել, նիւթել, հնարել, ճարտարել:

Machinátion մէքինէ՛յշըն գ. Մեքենայք, դաւ, մեքենագործութիւն, խորամանկութի՛ւն:

Machíne մէշի՛ն գ. Մեքենայ. մանգղիոն. արուեստ:

Machínery մէշի՛նէրի գ. Մեքենագործութիւն. մեքենայ. արուեստ:

Máchinist մէ՛շինիստ գ. Մեքենագործ, դտակ մեքենայից:

Mácilency մէ՛սիլէնսի գ. Նիհարութիւն:

Mácilent մէ՛սիլէնթ ած. Նիհար, վտիտ, հիւծեալ, ծիւրեալ:

Máckerel մէ՛քէրիլ գ. Ձուկն ինչ ծովային:

Máckerel-gale մէ՛քէրիլ-կէյլ գ. Հողմ ուժգին:

Mácrocosm մէ՛քրօքօզմ գ. Համօրէն աշխարհ:

Mactátion մէքթէ՛յշըն գ. Սպանդ, զենումն:

Mácula, Mácule մէ՛քիուլէ, մէ՛քիուլ գ. Բիծ, արատ, կեղտ. պխակ:

To Máculate մէ՛քիուլէյթ բ. ն. Արատել, աղտեղել, ապականել:

Maculátion մէքիուլէ՛յշըն գ. Արատ, բիծ, կեղտ, աղտեղութիւն:

Mad մէտ ած. Յիմար, անմիտ, խօլ, խելագար. կատաղեալ, մոլեգին. զայրացեալ, շամբշեալ:

Mad, գ. Ճճի ինչ:

To Mad, բ. ն. Յիմարեցուցանել. կատաղեցուցանել:

To Mad, բ. չ. Յիմարիլ, խելագարիլ. կատաղիլ, մոլեգնիլ:

Mádam մէ՛տըմ գ. Տիկին, տիրուհի:

Mádbrain, Mádbrained մէ՛տպրէյն, մէ՛տպրէյնտ ած. Խելագար, խելացնոր, յիմար, բախած:

Mádcap մէ՛տքէփ գ. Յիմար, խելացնոր, անմիտ, մորոս:

To Mádden մէ՛տըն բ. չ. Յիմարիլ, խելագարիլ, անկանիլ 'ի մտաց:

To Mádden, բ. ն. Յիմարեցուցանել:

Mádder մ՛էտտըր գ. Տորոն։

Made մէյտ. Անցեալ ընդունելութիւն to Make բային։

Madefáction մէտիֆէ՛քշըն գ. Խոնաւացումն, տամկութիւն։

To Mádefy մ՛էտիֆայ բ, ն. Խոնաւացուցանել, տամկացուցանել։

Mádgehowlet մ՛էճհաուլէտ գ. Բու, բուէճ։

Mádhouse մ՛էտհաուս գ. Յիմարանոց։

Mádly մ՛էտլի մ. Յիմարաբար, անմտաբար, կատաղաբար։

Mádman մ՛էտմէն գ. Յիմար, մոլոր։

Mádness մ՛էտնէս գ. Յիմարութիւն, անմտութիւն, խելագարութիւն. կատաղութիւն, մոլեգնութիւն։

Madrier, գ. Գործի ինչ պատերազմական ամրութեան։

Mádrigal մ՛էտրիկէլ գ. Քերդուած ինչ։

Mádwort մ՛էտուըրտ գ. Խոտ ինչ։

To Máffle մ՛էֆֆըլ բ, չ. Թոթովել, պապաջել, կակազել։

Máffler մ՛էֆլըր գ. Թոթով, թլուատ, ծանրախօս։

Magazíne մէկէզ՛ին գ. Շտեմարան, համբարանոց. խանութ, կրպակ, մթերանոց. մթերք, համբարակ, կոյտ։

Mage մէյճ գ. Մոգ, քաղդեայ, կախարդ, գիւթ։

Mággot մ՛էկկըտ գ. Ճճի, որդն փոքրիկ. այլանդակ երեւակայութիւն, մտացածին խորհուրդ։ [ճճեայ։

Mággottiness մ՛էկկըտտինէս գ. Բազմութի

Mággotty մ՛էկկըտտի ած. Լի ճճեօք, որդնալից. երեւակայական, այլանդակ, մտացածին, նորահնար։

Mágic մ՛էճիք գ. Մոգութիւն, գիւթութիւն, հմայք, կախարդութիւն։

Mágic, ած. Մոգական, գիւթական։

Mágical մ՛էճիքէլ ած. Մոգական, գիւթական։

Mágically մ՛էճիքէլլի մ. Մոգութեամբ, գիւթական արուեստիւ։

Magícian մէճ՛իշէն գ. Մոգ, գիւթ, կախարդ, քաղդեայ։

Magistérial մէճիսթ՛իրիէլ ած. Տիրական. վարդապետական. յանդուգն, գոռոզ. քիմիական, բժշկական։

Magistérially մէճիսթ՛իրիէլլի մ. Տիրաբար, իշխանաբար, գոռոզաբար։

Magistérialness մէճիսթ՛իրիէլնէս գ. Իշխողութիւն, տիրապետութիւն։

Mágistery մ՛էճիսթէրի գ. Արուեստ կամ գործողութիւն քիմիական։

Mágistracy մ՛էճիսթրէսի գ. Ատենակալութիւն, դատաւորութիւն, իշխանութի. ատեան։

Mágistrate մ՛էճիսթրէյտ գ. Ատենակալ, դատաւոր, իշխան։

Magnálity մէկնէ՛լիտի գ. Մեծամեծք, հրաշակերտք, երեւելի ինչ։

Magnanímity մէկնէնի՛միտի գ. Մեծանձնութիւն, վեհանձնութիւն։

Magnánimous մէկնէ՛նիմըս ած. Մեծանձն, վեհանձն, մեծահոգի։

Magnánimously մէկնէ՛նիմըսլի մ. Մեծանձնութեամբ, մեծարտութեամբ։

Mágnet մ՛էկնէտ գ. Մագնիս։

Magnétic, Magnétical մէկնէ՛տիք, մէկնէ՛տիքէլ ած. Մագնիսեան, մագնիսական. ձգողական, քարշողական։

Mágnetism մ՛էկնէտիզմ գ. Մագնիսական կամ ձգողական զօրութիւն։

Magnifíable մէկնիֆ՛այէպլ ած. Արժանի մեծացուցանելոյ։

Magnífic, Magnífical մէկն՛իֆիք, մէկն՛իֆիքէլ ած. Մեծագործ, բազմածախ, շքեղ, պայծառ, հոյակապ։

Magníficence մէկն՛իֆիսէնս գ. Մեծագործութիւն, շքեղութիւն, հանդէս, պայծառութիւն։

Magníficent մէկն՛իֆիսէնտ ած. Մեծագործ, բազմածախ, հոյակապ, շքեղ. բազմաբաշխ, առատաձեռն։

Magníficently մէկն՛իֆիսէնտլի մ. Շքեղութեամբ, առատապէս, ճոխաբար։

Magnífico մէկն՛իֆիքօ գ. Սեպուհ կամ իշխանաւոր վենետիկեցի։

Mágnifier մ՛էկնիֆայըր գ. Մեծացուցիչ, բարձրացուցիչ։

To Mágnify մ՛էկնիֆայ բ, ն. Մեծացուցանել, բարձրացուցանել, մեծարել. փքացուցանել. աճեցուցանել։

Mágnitude մ՛էկնիթիուտ գ. Մեծութիւն, առաւելութիւն։

Mágpie մ՛էկփայ գ. Կաչաղակ, անծեղ։

Maid, Máiden մէյտ, մ՛էյտըն գ. Աղջիկ, կոյս, օրիորդ. էգ։ — — servant, servant —, աղախին, նաժիշտ։

Maid, գ. Ձուկն ինչ ծովու։

Máiden մ՛էյտըն ած. Կուսական, օրիորդաց. նորոգ, թարմ. մաքուր, փայլուն, վառ, անարատ։

Máidenhair մ՛էյտընհէյր գ. Բոյս ինչ։

Máidenhead, Máidenhode, Máidenhood մ՛էյտընհէտ, մ՛էյտընհօտ, մ՛էյտընհուտ գ. Կուսութիւն, կուսական մաքրութի, անարատութիւն. նորոգութիւն, կայտառութիւն, լուսափայլութիւն։

Máidenlip մ՛էյտընլիփ գ. Ջարխոտ, պառաւու ձար։

Máidenly մ՛էյտընլի ած. Կուսական, պարկեշտ, անօթիած, նազելի, գիրգ։

Máidhood մէյտհուտ գ. Կուսութիւն, օրիորդական հասակ:

Máidmarian մէյտմէրիէն գ. Տեսակ մը կաքաւու ոտից:

Máidpale մէյտփէյլ ած. Այլագունեալ իբրև զօրիորդ հիւանդացելն:

Majéstic, Majéstical մէճէսթիք, մէճէսթիքըլ ած. Վեհափառ, մեծափառ, վսեմական, շքեղ, հոյակապ, երևելի:

Majéstically մէճէսթիքըլլի մ. Վեհափառութեամբ, վեհս, շքեղապանծ:

Májesty մէճէսթի գ. Վեհափառութիւն, մեծափառութիւն, մեծվայելչութիւն, վսեմութիւն. զօրութիւն, իշխանութիւն, տէրութիւն:

Mail մէյլ գ. Վերտ, զրահ մետաղեայ. զրահ. պայուսակ կմ մախաղ թղթաբերաց:

To Mail, բ, ն. Զրահաւորել, սպառազինել, վառել. փաթութել կամ դնել 'ի պայուսակի զթուղթս առ 'ի տանել. պատել, ծածկել:

Maim մէյմ գ. Ծայրատութիւն, հաշմութիւն. կրճատութիւն, պակասութիւն. զրկանք, անկրաւութիւն, մխաս:

To Maim, բ, ն. Ծայրաքաղ առնել կամ խախտել զանդամս, հաշմ առնել. հատանել, կարճել, կրճատել, զրկել, անկրաւել:

Main մէյն գ. Մեծագոյն կամ երևելի մասն, բովանդակութիւն, բազմութիւն, մեծութիւն. ծով, ովկիանոս. երկիր, ցամաք. զօրութիւն, ուժգնութիւն, սաստկութիւն. սակառի, զամբիւղ. յաղթութիւն կամ յաջողութիւն ('ի խաղու):

Main, ած. Մեծ, երևելի, գլխաւոր, կարևոր. ստուար, բազում, քաջ. ահագին, լայնատարած, անդնդախոր:

Máinland մէյնլէնտ գ. Ցամաք, երկիր:

Máinly մէյնլի մ. Մեծապէս, առաւելապէս, յաւէտ, մանաւանդ, առանձին իմն:

Máinmast մէյնմէսթ գ. Կայմ:

Máinpernable մէյնփէրնէպըլ ած. Որում հնար է երաշխաւոր լինել կամ ապահով առնել:

Máinpernor մէյնփէրնըր գ. Երաշխաւոր:

Máinprise մէյնփրայզ գ. Երաշխաւորութիւն, ապահովութիւն:

To Máinprise, բ, ն. Երաշխաւոր լինել, ապահով առնել:

Máinsail մէյնսէյլ գ. Առագաստ կայմի:

Máinsheet մէյնշիթ գ. Առագաստ կամ թռչարան կայմի:

To Maintáin մէնթէյն բ, ն. Պահել, պահպանել. պաշտպան կալ, ջատագով լինել, արդարացուցանել. մնուցանել, տալ ռոճիկ կամ կերակուր. պնդել, հաստատել, ցուցանել:

To Maintáin, բ, չ. Պնդել, ցուցանել, հաստատել:

Maintáinable մէնթէյնէպըլ ած. Պահպանելի. ջատագովելի:

Maintáiner մէնթէյնըր գ. Պահպանիչ. պաշտպան, ջատագով, թիկունք:

Máintenance մէնթէնէնս գ. Պահպանութիւն կենաց, սնունդ, ապրուստ, ռոճիկ, պարէն, դարման. պաշտպանութիւն, ջատագովութիւն:

Máintop մէյնթօփ գ. Ծայր կամ գագաթն կայմի: [մեծ:

Máinyard մէյնեարտ գ. Առագաստակալ

Májor մէյճըր ած. Մեծագոյն:

Májor, գ. Գնդապետ, զօրապետ. պետ, իշխան, քաղաքապետ. մեծագոյն (մասն համաքաբանութեան): — general, գնդապետ մեծ: — domo, հազարապետ տան, հրամանատար:

Majorátion մէճօրէյշըն գ. Աճումն, առաւելութիւն, սաստկութիւն:

Majórity մէճօրիթի գ. Մեծութիւն, առաւելութիւն. բազմութիւն, մեծագոյն մասն. նախնիք, հարք, առաջինք. կատարեալ հասակ, լրումն հասակի, երիցութիւն, աւագութիւն. գնդապետութիւն, պետութիւն զինուորական:

Maize, Indian wheat մէյզ, ինտիէն ուիթ գ. Հնդկացորեան:

Make մէյք գ. Կազմութիւն, ձև, կերպարան, տարազ, տարազ, եղանակ:

Make, գ. Ընկեր, մտերիմ:

To Make, բ, ն. Առնել, գործել. ստեղծանել, հաստել. յօրինել, կազմել, ձևացուցանել, բաղադրել. տալ, ընծայել. կացուցանել, դնել. կրել, ունել. գիտել, ունել 'ի մտի. օգտիլ, շահիլ. բանալ, հորդել, ընդարձակել. ազդել, ներգործել: — away, բառնալ 'ի միջոյ, ջնջել, սատակել, կորուսանել. անցուցանել, փոխանցել: — account, համարել, կարծել, դնել 'ի մտի: — account of, յարգել, մեծարել: — free, ազատել, ազատ առնել: — free with, վարիլ համարձակութեամբ կամ համարձակ լինել ընդ ումեք: — good, ունել, պահել, պաշտպանել, 'ի թիկունս հասանել. պաշտպան կալ, ջատագովել, արդարացուցանել. լնուլ, կատարել, բովանդակել: — light of, զանց առնել, անփոյթ լինել, առ ոչինչ գրել: — love, սիրել, զակատիլ 'ի սէր, դալ զսիրով: — merry, խրախանալ, ցնծալ, խրախճանակից լինել: — much of, կարի իմն սիրել, գգուել, մեծ ինչ համարել: — of, համարել, կարծել, 'ի միտ առնուլ, ունել 'ի յարգի: — over, դարձուցանել, փոխանցել, աւանդել: — out, բացատրել, մեկ-

նել, հաստատ առնել: – sure of, ստոյգ համարել, գնել 'ի մին հաստատեա․ վըստահիլ, հաստատ լինել: – up, հաւաքել, ժողովել․ խաղաղացուցանել, հաշտեցուցանել․ հնարս գտանել, գործոյն մատուցանել, նորոգել․ կազմել, յօրինել, ձեւացուցանել, բաղադրել․ լնուլ, բովանդակել․ հաւասարել, կշիռ գործել, լնուլ զպակասութիւնն, ուղղել․ գնել, կարգել, հաստատել: – haste, փութալ, ճեպել: – ready, պատրաստել, կազմել, յարդարել: – angry, զայրացուցանել, բրդել 'ի բարկութիւն: – clean, մաքրել, սրբել, յարդարել: – known, յայտ առնել, ծանուցանել: – ashamed, ամաչեցուցանել, յամօթ առնել: – blind, կուրացուցանել, զըրկել յաչաց: – an end, աւարտել, վախճանել: – less, բառնալ, նուազեցուցանել:

To Make, բ, Լ. Երթալ, գնալ, ընթանալ․ ձեռնտու լինել, օգուտ ընծայել, նըպաստել․ զօրել, ազդել, ներգործել․ երեւեցուցանել, կեղծել: – away with, սպանանել, կորուսանել․ անձնասպան լինել, գնալ զկորստի: – for, օգնել, նպաստել, կարեւոր լինել: – up for, լնուլ զտեղի, փոխարինել: – with, զուգընթաց լինել, միաբանիլ, ձեռն տալ:

Mákebate Մէյքպէյթ գ․ Խռովայոյզ, խռովարար, քսու:

Máker Մէյքըր գ․ Արարիչ, ստեղծող, հաստիչ․ արուեստաւոր, ճարտար, յօրինող:

Mákepeace Մէյքփիս գ․ Խաղաղարար, հաշտեցուցիչ:

Mákeweight Մէյքուէյթ գ․ Մեծ կամ կըշռոց հաւասարութեան, լրումն կշռոյ հաւասարութեան:

Malachíte's, գ․ Քար ինչ պատուական:

Málady Մէլէտի գ․ Հիւանդութիւն, ախտ, խօթութիւն, ակարութիւն:

Malánders Մէլէնտըրզ գ․ Ախտ ինչ ոտից ձիոց:

Málapert Մէլէփէրթ ած․ Լիրբ, ժպիրհ:

Málapertness Մէլէփէրթնէս գ․ Լրբութիւն, ժպրհութիւն, յանդգնութիւն:

Málapertly Մէլէփէրթլի մ․ Լրբաբար:

To Maláxate Մէլէքսէյթ բ, ն․ Կակղացուցանել:

Malaxátion Մէլէքսէյշըն գ․ Կակղութիւն:

Male Մէյլ գ․ Արու:

Male, ած․ Արու, արական:

Maleadministrátion Մէյլէտմինիսթրէյշըն գ․ Չարաչար մատակարարութիւն կամ կառավարութիւն:

Malecontént, Maleconténted Մէյլքընթէնթ, Մէյլքընթէնթէտ ած․ Տժգոհ, դժուարեալ, արտամ, վշտագին:

Malecontentedly Մէյլքընթէնթէտլի մ․ Տըժգոհութեամբ, խոժոռեալ:

Malecontentedness Մէյլքընթէնթէտնէս գ․ Տժգոհութիւն, տխրութիւն, ոչ հաճոյն:

Maledícted Մէլէտիքթէտ ած․ Անիծեալ, նզովեալ:

Maledíction Մէլէտիքշըն գ․ Անէծք, նըզովք:

Malefáction Մէլէֆէքշըն գ․ Չարագործութիւն, չարութիւն, ոճիր, վնաս:

Malefáctor Մէլէֆէքթըր գ․ Չարագործ, ժանտագործ, յանցաւոր:

Maléfic, Maléfique Մէլէֆիք ած․ Վնասակար, թունաւոր:

Malepráctice Մէյլփրէքթիս գ․ Անկարգ գնացք, անկարգութիւն:

Malévolence Մէլէվոլէնս գ․ Չարակամութիւն, ատելութիւն, խէթ, քէն:

Malévolent Մէլէվոլէնթ ած․ Չարակամ, յաչաղկոտ, ոխերիմ, վնասակար:

Malévolently Մէլէվոլէնթլի մ․ Չարութեամբ, ատելութեամբ, խէթիւ:

Málice Մէլիս գ․ Չարութիւն, մեղք, անօրէնութիւն, չարիք․ նենգութիւն, խորամանկութիւն:

To Málice, բ, ն․ Ունել չար կամս, խորամանկել, նենգել:

Malícious Մէլիշըս ած․ Չար, չարասէր, նենգամիտ, խորամանկ:

Malíciously Մէլիշըսլի մ․ Չարութեամբ, նենգաւ, խորամանկութեամբ:

Malíciousness Մէլիշըսնէս գ․ Չարութիւն, չարակամութիւն, նենգութիւն:

Malígn Մէլայն ած․ Չար, չարասէր, ժանտ, անզգամ․ վնասակար, մահաբեր, թունաւոր:

To Malígn, բ, ն․ Յաչաղել, մախալ, խէթիւ հայել․ վնասել, չարիս հասուցանել:

Malígnancy Մէլիգնէնսի գ․ Չարութիւն, ժանտութիւն, վնասակարութիւն:

Malígnant Մէլիգնէնթ գ․ Չարասէր, անզգամ:

Malígnant, ած․ Չար, ժանտ, դժնդակ, վնասակար, մահաբեր․ ոխերիմ, մախացող, յաչաղկոտ:

Malígnantly Մէլիգնէնթլի մ․ Չարամտութեամբ, նենգաւ, չարութեամբ:

Malígner Մէլայնըր գ․ Յաչաղկոտ, մախացող, թշնամի․ պարսաւադէտ․ բամբասող, ամբաստանող, երգիծանող:

Malígnity Մէլիգնիթի գ․ Չարութիւն, անզգամութիւն․ վնասակարութիւն, ժանտութիւն:

Malígnly Մէլայնլի մ․ Մախանօք, նենգաւ, չարութեամբ:

Málkin Մօքին գ․ Մաքրիչ փռան կամ ջնջան․ խրտուիլ․ բոզ, պոռնիկ:

Mall Մէլ գ․ Լախտ, ուռն․ հարուած, բաղխիւն․ տեղի լախտախաղութեան:

To Mall, բ, ն. Հարկանել լախտիւ կամ ուռամբ:

Mállard մէլլէրտ գ. Բադ վայրի:

Malleabílity մէլլիէպիլիթի գ. Կռանելութիւն, ծաւալականութիւն:

Málleable մէլլիէպըլ ած. Կռանելի, ծաւալական:

Málleableness մէլլիէպըլնէս գ. Կռանելութիւն, ծաւալականութիւն:

To Málleate մէլլիէյթ բ, ն. Կռել, կռանահարել, հարկանել ուռամբ: [ղէն:

Mállet մէլլիթ գ. Լախտ, ուռն փայտէ-

Mállows մէլլօզ գ. Մոլոշ:

Málmsey մա՛մզի գ. Ազգ խաղողոյ և անուշահամ գինւոյ:

Malt մօլթ գ. Գարի 'ի պէտս գարեջրոյ:

To Malt, բ, չ. Թրջել կամ կակղել զգարին 'ի պէտս յօրինելոյ գարեջուր:

Máltdrink մօ՛լթտրինք գ. Ըմպելիք գարեջրոյ:

Máltdust մօ՛լթտըսթ գ. Հող պարարտացուցիչ գարւոյ:

Máltfloor մօ՛լթֆլօր գ. Սենեակ 'ի պէտս ցամաքեցուցանելոյ զգարին:

Málthorse մօ՛լթհօրս գ. Ապուշ կամ թանձրամիտ ոք:

Máltman, Máltster մօ՛լթմէն, մօ՛լթսթըր գ. Որ վաճառէ գարի 'ի պէտս գարեջրոյ:

Malváceous մէլվէ՛շըս ած. Մոլոշի:

Malversátion մէլվէրսէ՛շըն գ. Անօրէն խարէութիւն, խորամանկութիւն: [րիկ:

Mam, Mammá մէմ, մամա՛ գ. Մայր, մայ-

Mámmet մէմմիթ գ. Պաճուճապատանք:

Mámmiform մէմմիֆօրմ ած. Պտկաձև:

Mammíllary մէմմի՛լլէրի ած. Ստեանց:

Mámmock մէմմըք գ. Բեկոր, հատոր, կոտոր, պատառ:

To Mámmock, բ, ն. Բեկանել, կտորել, ջախջախել:

Mámmon մէմմըն գ. Մամոնայ, ինչք, հարստութիւն:

Man մէն գ. Մարդ, այր. այր կատարեալ. ոմն, ոք. պաշտօնեայ, ծառայ, սպասաւոր. այր քաջ կամ ազնուամիտ. իւրաքանչիւր ոք. մին 'ի նշանակաց սատրինջ խաղուն:

To Man, բ, ն. Զինել արամբք. պահապանս կարգել, պաշարել. ամրացուցանել, զինել. ընտելացուցանել, կրթել (զբազէ). սպասաւորել, ծառայել. ուղղել ընդդէմ, հակառակ կանգնել:

To Mánacle մէնէքլ գ. Պնդել կամ արկանել դաստակապս 'ի ձեռս, սնդել ձեռնակապօք: [ռակապ:

Mánacles մէնէքըլզ գ. Դաստակապ, ձե-

Mánage մէնիճ գ. Գործ, իրողութիւն. գործածութիւն, կիրառութիւն. ձիավարժութիւն. կառավարութիւն, տեսչութիւն. կրթութիւն, վարժութիւն:

To Mánage, բ, ն. Վարել, կառավարել, ուղղել. նուաճել, վարժել, կրթել. 'ի վար կամ 'ի գործ արկանել. վարել զգուշութբ, խնայել:

To Mánage, բ, չ. Վարել, կառավարել:

Mánageable մէնիճէպըլ ած. Դիւրին 'ի գործ ածել, դիւրընտել. ձեռնընդել, ընտել:

Mánageableness մէնիճէպըլնէս գ. Դիւրութիւն գործածութեան, դիւրընտելութ:

Mánagement մէնիճմէնթ գ. Կառավարութիւն, տեսչութիւն, տնտեսութիւն. խոհեմութիւն, իմաստութիւն. գործածութիւն, կրթութիւն, վարժութիւն:

Mánager մէնիճըր գ. Ուղղիչ, տնօրէն, վերակացու, գործակալ. ճիշդ, անխայող:

Mánagery մէնիճըրի գ. Ուղղութի, տեսչութիւն, տնտեսութիւն, վերակացութի. խնայումն, ճշդութիւն. գործածութիւն:

Manátion մէնէ՛շըն գ. Բղխումն, ելք:

Manche մէնչ գ. Դաստակ (ըստ կնքաբանից):

Mánchet մէնչիթ գ. Նկանակ հացի:

Manchinéel tree մէնչինի՛լ թրի գ. Ծառ ինչ հնդկաց:

To Máncipate մէնսիփէյթ բ, ն. Գերել, կալանաւորել, ունել, կապել:

Mancipátion մէնսիփէ՛շըն գ. Գերութիւն, ստրկութիւն:

Mánciple մէնսիփլ գ. Տնտեսմարանապետ, տնտես, մատակարար:

Mandámus մէնտէ՛մըս գ. Հրովարտակ ինչ արքունի: [նայ:

Mandarín մէնտէրի՛ն գ. Նախարար չի-

Mándatary մէնտէթէրի գ. Պատուէրընկալ, թոշակառու 'ի հրամանէ:

Mándate մէնտէյթ գ. Պատուէր, հրաման, պատուէր հրամանի: [ղիչ:

Mandátor մէնտէ՛թըր գ. Պատուիրող, ուղ-

Mándatory մէնտէթըրի ած. Պատուիրանաց, հրամանաց, ուղղութեան:

Mándible մէնտիպըլ գ. Ծամելիք, ծնօտ:

Mandíbular մէնտի՛պիուլէր ած. Ծամելեաց, ծնօտից: [ինչ:

Mandílion մէնտի՛լյըն գ. Պատմուճան

Mándrake մէնտրէյք գ. Մանրագոր:

Mándrel մէնտրէլ գ. Գործի կամ ունելիք ինչ ճախարակագործաց:

To Mánducate մէնտիուքէյթ բ, ն. Ուտել, ծամել, ճաշակել:

Manducátion մէնտիուքէ՛շըն գ. Ուտելն, ճաշակումն, ծամումն:

Mane մէյն գ. Բաշ կամ գէսք ձիոց և այլոց կենդանեաց:

Máneater մէնիթըր գ. Մարդակեր:

Máned մէյնտ ած. Բաշաւոր, գխաւոր:

Mánes մէյնիզ գ. Ոգիք մեռելոց, ուրուականք, ստուերք:

Mánful մէնֆուլ ած. Խրոխտ, քաջասիրտ, արի, աներկիւղ, հզօր, քաջ:

Mánfully մէնֆուլլի մ. Առնաբար, արիաբար, քաջաբար:

Mánfulness մէնֆուլնէս գ. Արիութիւն, զօրութիւն, քաջասրտութիւն:

Mánganese մէնկէնիզ գ. Հանք ինչ:

Mangcórn մէնկքօրն գ. Խառնուրդ ցորենոյ:

Mange մէնճ գ. Քոս կամ բոր անասնոց:

Mánger մէնճըր գ. Մսուր, կուր:

Mánginess մէնճինէս գ. Բորոտութիւն, մարմաջ:

To Mángle մէնկըլ բ, ն. Պատառել, ծայրաքաղ առնել, կրճատել, յօշոտել:

Mángler մէնկլըր գ. Պատառող, յօշոտիչ, հատանող:

Mángo մէնկօ գ. Պտուղ ինչ հնդկաց:

Mángy մէնճի ած. Քոսոտ, բորոտ (կենդանի):

Manháter մէնհէյթըր գ. Մարդատեաց:

Mánhood մէնհուտ գ. Մարդկութիւն, մարդկային բնութիւն. այրութիւն, այրական հասակ. զօրութիւն, քաջութի, կորովութիւն:

Maníac, Maníacal մէնիէք, մէնայէքէլ ած. Կատաղեալ, կատաղի, մոլի:

Mánifest մէնիֆէսթ ած. Յայտնի, ծանօթ, բացայայտ, երեւելի. բաց, առանց:

Manifést մէնիֆէսթ գ. Ծանուցումն, յայտարարութիւն:

To Manifést, բ, ն. Յայտնել, ծանուցանել, հրատարակել, ցուցանել:

Manifestátion մէնիֆէսթէյշըն գ. Յայտնութիւն, ծանուցումն, հրատարակումն, քարոզ, յանդիմանութիւն:

Maniféstible մէնիֆէսթիպըլ ած. Քաջայայտ, քաջածանօթ, յայտնի:

Mánifestly մէնիֆէսթլի մ. Յայտնի, յայտնապէս, յայտ յանդիման:

Mánifestness մէնիֆէսթնէս գ. Յայտնութիւն, բացայայտութիւն:

Maniféstо մէնիֆէսթօ գ. Յայտարարութիւն, ծանուցումն:

Mánifold մէնիֆօլտ ած. Բազմապատիկ, պէսպէս, այլեւայլ, զանազան, բազում:

Manifólded մէնիֆօլտէտ ած. Մանուածոյ, բազմակնճիռն:

Mánifoldly մէնիֆօլտլի մ. Բազմապատիկ օրինակաւ:

Mánikin մէնիքին գ. Այր փոքր կմ կարճ հասակաւ:

Mániple մէնիփըլ գ. Ոռայ, խուրձ. բըռամբ միով. վաշտ կամ գունդ (զօրաց):

Manípular մէնիփիուլէր ած. Խրձոյ. բըռան. վաշտի:

Mankíller մէնքիլլէր գ. Մարդասպան, մարդադաւ:

Mankínd մէնքայնտ գ. Մարդկութիւն, ազգ մարդկան, մարդիկ:

Mánkind մէնքայնտ ած. Արական, այրանման:

Mánless մէնլէս ած. Առանց մարդոյ կամ մարտիկ զօրաց:

Mánlike մէնլայք ած. Արական, այրանման:

Mánliness մէնլինէս գ. Այրութիւն, արիութիւն, քաջութիւն:

Mánly մէնլի ած. Արական, արիական, քաջ, հզօր, առնացի, ազնուական, վեհ:

Mánly, մ. Առնաբար, քաջութեամբ:

Mánna մէննէ գ. Ման, դաղպէն:

Mánner մէննըր գ. Եղանակ, օրինակ, ոճ, կերպ, ձև, ստորադ, սարաս. սովորութի, օրէնք, բնութիւն, հանդամանք. ազգ, սեռ, տեսակ. կերպարան, դէմք, շարժուած. վարք, բարք, կենցաղ. ընթացք կենաց. քաղաքավարութիւն, շնորհք:

Mánnerliness մէննըրլինէս գ. Քաղաքավարութիւն, մեծարանք, յարգութիւն:

Mánnerly մէննըրլի ած. Քաղաքավար, ազնուաբարոյ. քաղցր, համեստական, շնորհալի:

Mánnerly, մ. Քաղաքավարութեամբ, ազնուաբար:

Mánnish մէննիշ ած. Արական, խրոխտ, սէգ, հզօր, քաջասիրտ, յանդուգն, ժպիրհ:

Mánor մէնըր գ. Տէրութիւն, երկիր տէրութեան կամ իշխանութեան. վիճակ. երկիր պարգեւական, ազատական կալուածք:

Manquéller մէնքուէլլըր մ. Մարդասպան, մարդադաւ:

Manse մէնս գ. Վիճակ անդոյ, կալուած, ագարակ:

Mánsion մէնշըն գ. Տուն կալուածոց տեառն. օթեւան, բնակարան, տուն, բնակութիւն, դադարք:

Mansláughter մէնսլօթըր գ. Մարդասպանութիւն, կոտորած մարդկան:

Mansláyer մէնսլէյըր գ. Մարդասպան:

Mansúete մէնսուիթ ած. Հեզ, համբոյր, ընտել, զգօն:

Mánsuetude մէնսուիթիուտ գ. Հեզութի, քաղցրութիւն, զգօնութի, համբերութի:

Mántel մէնթըլ գ. Ծածկոյթ կամ շրջանակ վառարանի:

Mantelét մէնթըլէթ գ. Փոքրիկ վերարկու կամ թիկնոց կանանց, արկանելիք կա

նացի. պատնէշ կամ տախտակամած 'ի պատսպարութիւն զինուորաց: [Նման:
Mantíger մէնթա՛յկըր գ. Կապիկ վագրա-
Mántle մէնթըլ գ. Վերարկու, լօդիկ, թիկնոց, արկանելիք:
To Mántle, բ, ն. Ծածկել, արկանել վերարկու կամ գլխանոց:
To Mántle, բ, չ. Տարածել զթեւս. խրախանալ, ցնծալ, զուարճանալ. տարածիլ, ուռճանալ. փրփրել. եռալ, խմորիլ:
Mántua մէնթիուէ գ. Զգեստ ինչ կամ արկանելիք կանացի: Պատուախն (քաղաք):
Mántuamaker մէնթիուամէյքըր գ. Որ յօրինէ զգեստս կանանց:
Mánual մէնիուէլ ած. Ձեռագործ, ձեռակերտ. ձեռական, ձեռին:
Mánual, գ. Գրքոյկ:
Manúbial մէնիուպիէլ ած. Աւարական, աւարի, յաւարէ:
Manúbrium մէնիուպրիըմ գ. Մեղեխ, ըմբռնելաղ:
Manudúction մէնիուտըքշըն գ. Առաջնորդութիւն, ձեռնտուութիւն:
Manufácture մէնիուֆէքչիուր գ. Ձեռակերտք, գործք ձեռաց:
To Manufácture, բ, ն. Ձեռակերտել, արուեստակերտել, յօրինել, գործել:
Manufácturer մէնիուֆէքչիուրըր գ. Արուեստաւոր, արհեստագէտ, ձեռագէտ, ճարտար:
To Manumíse մէնիումայզ բ, ն. Ազատ առնել, արձակել:
Manumíssion մէնիումիշըն գ. Ազատութիւն 'ի ծառայութենէ, արձակումն:
To Manumít մէնիումիթ բ, ն. Ազատ առնել, արձակել:
Manúrable մէնիուրէպըլ ած. Հերկելի:
Manúrance մէնիուրէնս գ. Հերկագործութիւն, մշակութիւն:
Manúre մէնիուր գ. Աղբ, պարարտութիւն երկրի:
To Manúre, բ, ն. Գործել, մշակել. պարարտացուցանել զերկիր:
Manúrement մէնիուրմէնթ գ. Մշակութիւն, պարարտութիւն:
Manúrer մէնիուրըր գ. Մշակ, հողագործ:
Mánuscript մէնիուսքրիփթ գ. Ձեռագիր, գրչագիր:
Mány մէնի գ. Բազումք, շատք, բազմութիւն, ժողովուրդ, խուժան: Great —, բազումք, բազմութիւն: — a man, բազում մարդիկ, բազումք: — a time, բազում անգամ, յոլովակի, յաճախ: So —, այնչափ: How —? քանի՛, ո՛րչափ: As — as, որչափ, որքան: Too —, կարի յոյժ, կարի խիտ:
Mány, ած. Բազում, հարուստ, բազմաթիւ. որչափ, քանի, որ միանգամ. այսչափ, այնչափ. յոյժ. սաստիկ:
Manycóloured մէնիքըլըրտ ած. Բազմագունեան, երփն երփն. երփնազարդ, գունագեղ:
Manycórnered մէնիքօրնըրտ ած. Բազմանկիւն, բազմանկիւնի:
Manyhéaded մէնիհէտէտ ած. Բազմագլխեան. բազմագլուխ, բազմիշխան:
Manylánguaged մէնիլէնկուէճտ ած. Բազմալեզու, բազմաբարբառ:
Manypéopled մէնիփիփլտ ած. Բազմաժողով, բազմամարդ:
Manytímes մէնիթայմզ գ. Բազում անգամ, յոլովակի, ստէպ, յաճախ:
Map մէփ գ. Աշխարհացոյց, թուղթ կամ տախտակ աշխարհագրական:
To Map, բ, ն. Գծագրել:
Máple-tree մէփըլթրի գ. Ծառ ինչ:
Máppery մէփփըրի գ. Արհեստ գծագրելոյ կամ յօրինելոյ զաշխարհացոյցս:
To Mar մար բ, ն. Ապականել, եղծանել, աւերել, խանգարել:
Maranátha մէրէնէթհէ գ. Մարանաթա:
Marásmus մէրէզմըս գ. Վատութիւն, հիւծումն, մաշումն:
Márble մարպըլ գ. Կիճ, մարմարիոն. գնդակ ինչ խաղու մանկանց:
Márble, ած. Կճեայ, կճեղէն, մարմարիոնեայ. գորշախայտ:
To Márble, բ, ն. Խայտախարիւ առնել. նկարել 'ի գոյն մարմարիոնի:
Marblehéarted մարպըլհարթէտ ած. Խստասիրտ, քարասիրտ, անգութ, անողորմ:
Márcasite մարքէսայթ գ. Կիսամետաղ ինչ:
March մարչ գ. Մարտ:
March, գ. Չու զօրաց. քայլ, ընթացք, ճեմք. նշան չուոյ զօրաց: Marches, սահման, սահմանագլուխք:
To March, բ, չ. Չուել զօրաց, գնալ, ճեմել, ընթանալ:
To March, բ, ն. Խաղացուցանել, 'ի չու արկանել. տանիլ կարգաւ:
Márcher մարչըր գ. Վերակացու կամ ոստիկան սահմանագլխոց:
Márchioness մարշընէս գ. Մարկիսուհի, մարզպանուհի:
Márchpane մարչփէյն գ. Քաքար 'ի նշոյ և 'ի շաքարէ:
Márcid մարսիտ ած. Ապականեալ, փտեալ, նեխեալ. անարգ, անպիտան:
Márcour մարքըր գ. Ապականութիւն, փտութիւն, նեխութիւն:
Mare մէյր գ. Զամբիկ. մղձաւանջ:
Máreshal մարշէլ գ. Մարաջախտ:
Márgarite մարկէրիթ գ. Մարգարիտ:

Márgarites մա՛րկըրիթըզ գ. Խառն ինչ։

Marge, Márgent, Márgin մարճ, մա՛րճէնթ, մա՛րճին գ. Ծագ, ծայր, շուրթն, եզր, ափն, լուսանցք գրոց. սայր։

Márginal մա՛րճինըլ ած. Լուսանցից, եզերալ կամ գրեալ 'ի լուսանցս։

Márginated մա՛րճինէյթէտ ած. Որ ունի եզր կամ շուրթն։

Márgrave մա՛րկրէյվ գ. Մարզպան, սահմանակալ, կուսակալ։

Máriets մէ՛րիէթս գ. Ազգ մանուշակի։

Márigold մէ՛րիկօլտ գ. Ծաղիկ ինչ դեղին։

To Márinate մէ՛րինէյթ բ, ն. Համեմել քացախով զձուկն։

Maríne մէրի՛ն գ. Ծովամարտիկ զօրք, ծովային զօրութիւն։

Maríne, ած. Ծովային, ծովու։

Máriner մէ՛րինըր գ. Նաւավար, նաւաստի, նաւազն։

Márjoram, Márjorum մա՛րճըրըմ գ. Մարեմ, կաքաւախոտ։ [աղախուր, մորատ։

Márish մա՛րիշ գ. Ճախին, ճահիճ, մօր,

Márish, ած. Ճախճային, ճախճախուտ։

Márital մա՛րիթէլ ած. Ամուսնական։

Máritated մա՛րիթէյթէտ ած. Ամուսնացեալ, ամուսնաւոր, արամբի։

Marítimal, Máritime մէրի՛թիմէլ, մէ՛րիթիմ ած. Ծովային, ծովու. ծովափնեայ, ծովեզերեայ։

Mark մարք գ. Նշան, նշանակ. հետք, նշմարանք. կնիք, դրոշմ. ցոյց, վկայութիւն, փորձ, ապացոյց. նպատակ, նշաւակ. կըշիռ ինչ և դահեկան։

To Mark, բ, ն. Նշանել, դրոշմել, կնքել. նշանակել, ցուցանել, յայտնել. միտ դնել, իմանալ։

To Mark, բ, չ. Նշանակել, դիտել, միտ դնել, 'ի միտ առնուլ։

Márker մա՛րքըր գ. Որ դնէ նշան. որ նշանակէ կամ դիտէ։

Márket մա՛րքիթ գ. Վաճառատեղի, վաճառանոց, շուկայ. վաճառք. գին, սակ։

To Márket, բ, չ. Տուրեւառիկ լինել 'ի վաճառս, գնել և վաճառել։

Márket-bell մա՛րքիթ-պէլ գ. Ձայն զանգակի 'ի նշան վաճառման վաճառուց։

Márket-cross մա՛րքիթ-քրօս գ. Խաչ կամ նշան վաճառանոցի։

Márket-day մա՛րքիթ-տէյ գ. Օր տօնավաճառի կամ վաճառուց։

Márket-folks մա՛րքիթ-ֆօքս գ. Ամբոխ տօնավաճառի կամ վաճառանոցի։

Márket-man մա՛րքիթ-մէն գ. Որ գնայ 'ի վաճառ, տուրեւառիկք։

Márket-maid մա՛րքիթ-մէյտ գ. Կին որ գնայ 'ի վաճառ։

Márket-place մա՛րքիթ-փլէյս գ. Վաճառատեղի, վաճառանոց։

Márket-price, Márket-rate մա՛րքիթ-փրայս, մա՛րքիթ-րէյթ գ. Գին վաճառուց 'ի վաճառանոցի։

Márket-town մա՛րքիթ-թաուն գ. Վաճառաքաղաք։

Márketable մա՛րքիթէպըլ ած. Արժանի գնելոյ, ընտիր. վաճառելի։

Márkman, Márksman մա՛րքմէն, մա՛րքսմէն գ. Որ քաջ դիպեցուցանէ 'ի նպատակն, քաջաձիգ։

Marl մարլ գ. Ազգ ինչ պարարտ կաւոյ։

To Marl, բ, ն. Պարարտացուցանել 'ի ձեռն կաւոյ։

To Marl, բ, ն. Ամրացուցանել 'ի ձեռն ձիւթապատ կանեփոյ։

Márline մա՛րլին գ. Ձիւթապատ կանեփ որով պատեն զծայրս մալխոյ յամրութիւն։

Márlinespike մա՛րլինսփայք գ. Գործի երկաթի պնդելոյ զպարանս ընդ միմեանս։

Márlpit մա՛րլփիթ գ. Հանք պարարտ կաւոյ։

Márly մա՛րլի ած. Կաւուտ, լի պարարտ կաւով։

Mármalade, Mármalet մա՛րմէլէյտ, մա՛րմէլէթ գ. Քաղցրաւենի 'ի սերկեւիլէ։

Marmorátion մարմօրէ՛յշըն գ. Դրուագ 'ի մարմարիոնէ, դրուագումն 'ի կճոյ։

Marmórean մարմօ՛րիըն ած. Կճեայ, մարմարիոնեայ։ [քըրիկ։

Mármoset մա՛րմօզէթ գ. Կապիկ ինչ փո-

Marmót, Marmótto մարմա՛թ, մարմօ՛թթօ գ. Մուկն ալպեան։

Márquetry մա՛րքէթրի գ. Ագուցիկ գործ խայտաճամուկ։

Márquis մա՛րքուիս գ. Մարկիս, մարզպան, կուսակալ։

Márquisate մա՛րքուիզէյթ գ. Մարկիսութիւն, մարզպանութիւն, կուսակալութիւն։

Márrer մա՛րրըր գ. Եղծիչ, ապականիչ։

Márriage մէ՛րրիճ գ. Ամուսնութիւն, պըսակ ամուսնութեան. հարսանիք։ – articles, պայմանք ամուսնութեան։ – -bed, անկողին առագաստի։ – -chamber, առագաստ հարսանեաց։ - -tie, կապ ամուսնութեան։

Márriageable մէ՛րրիճէպըլ ած. Ի հասակի ամուսնութեան. յարբունս հասեալ։

Márried մէ՛րրիտ ած. Ամուսնական։

Márrow մէ՛րրօ գ. Ուղեղ, ծուծ։

Márrowbone մէ՛րրօպօն գ. Ոսկր ուղղալից. ծունկք (առ ընդ կատակս)։

Márrowfat մէ՛րրօֆէթ գ. Ազգ ոլոռան։

Márrowless մէ՛րրօլէս ած. Որ ոչ ունի ուղեղ. ցամաքեալ (ոսկր)։

To Márry մէրրի բ, ն. Ամուսնացուցանել, հասանել առն. փեսայացուցանել. կին առնել, հարսնացուցանել:

To Márry, բ, չ. Ամուսնանալ, հարսնանալ, փեսայանալ:

Marsh մարշ գ. Ճախին, ճահիճ, մօր, աղախեր: – - mallow, տուղտ: – - marigold, ոսկեծաղիկ:

Márshal մարշէլ գ. Մարաջախտ, զօրագլուխ. հանդիսադիր, ուղղիչ. սուրհանդակ, յառաջընթաց:

To Márshal, բ, ն. Հանդիսադիր լինել, ուղղել, կարգել, ճոխացուցանել. կարգաւոր լինել, առաջնորդել:

Márshaller մարշէլլըր գ. Հանդիսադիր, ուղղիչ, առաջնորդ, պարագլուխ:

Márshalsea մարշէլսի գ. Անուն բանտի միոյ 'ի Լոնտոնի:

Márshalship մարշէլշիփ գ. Մարաջախտութիւն, զօրավարութիւն:

Marshélder մարշէլտըր գ. Ազգ վարդի:

Marshrócket մարշրօքէթ գ. Ազգ ջրային կոտեմի: [խուտ:

Márshy մարշի ած. Ճախճային, ճախճախ-

Mart մարթ գ. Տօնավաճառ, վաճառատեղի, տեղի բազմավաճառ. վաճառք: Letters of –, նշան՝ փոխան գրոյ:

To Mart, բ, ն. Առնել վաճառականութիւն, տուրեւառի լինել:

Márten, Mártern մարթին, մարթըրն գ. Կզաքիս, կուզ. ազգ ծիծառան:

Mártial մարշըլ ած. Մարտիկ, պատերազմասէր. պատերազմական, մրցական. արեգեան. հրատային (ըստ քիմիականաց):

Mártialist մարշըլիսթ գ. Մարտիկ. պատերազմասէր, գոռ: [ձիոյ:

Mártingale մարթինկէլ գ. Փոկ ինչ գլխոյ

Mártinmas մարթինմաս գ. Տօն սրբոյն Մարտինոսի:

Mártinet, Mártlet մարթինէթ, մարթլէթ գ. Ազգ ծիծառան:

Mártnets մարթնէթս գ. Առասանք ինչ նաւու:

Mártyr մարթըր գ. Մարտիրոս:

To Mártyr, բ, ն. Նահատակել. տանջել, չարչարել, տառապեցուցանել:

Mártyrdom մարթըրտըմ գ. Մարտիրոսութիւն, նահատակութիւն, վկայութիւն:

Martyrólogist մարթըրօլօճիսթ գ. Վկայագիր, վկայաբան:

Martyrólogy մարթըրօլօճի գ. Վկայաբանութիւն, յայսմաւուրք:

Márvel մարվէլ գ. Զարմանք, սքանչելիք, զարմացումն, հիացումն: – of Peru, գիշերազուարճ (ծաղիկ):

To Márvel, բ, չ. Զարմանալ:

Márvellous մարվէլլըս ած. Զարմանալի, սքանչելի:

Márvellously մարվէլլըսլի մ. Սքանչելապէս, 'ի զարմացումն ամենեցուն:

Márvellousness մարվէլլըսնէս գ. Սքանչելութիւն, լինելն սքանչելի:

Másculine մասքիուլին ած. Արու, արական. առնական, արիական, քաջ, հզօր. արական սեռ (ըստ քերականաց):

Másculinely մասքիուլինլի մ. Այրաբար, առնապէս, արիաբար, քաջաբար:

Másculineness մասքիուլիննէս գ. Արուութիւն, արութիւն, քաջութիւն:

Mash մէշ գ. Խառնակ ծակք ուռկանի. խառնուրդ. ալիւր զանգեալ ընդ ջրոյ 'ի կերակուր երիվարաց:

To Mash, բ, ն. Խառնել, զանգել:

Mask մասք գ. Դիմակ, պարտակ երեսաց. կեղծիք, պատրուակ, կերպարան, ծածկոյթ, քօղ. հանդէս դիմակաւորաց. ծպտումն, դերասանութիւն. բանաստեղծութիւն ինչ թատրոնական:

To Mask, բ, ն. Դիմակս արկանել. պատրուակել, առագաստել:

To Mask, բ, չ. Ծպտիլ, յայլակերպս լինել: [սան:

Másker մասքըր գ. Դիմակաւոր. դերա-

Máson մէյսըն գ. Որմադիր, որմածու:

Másonry մէյսընրի գ. Շինուած որմադրի:

Masqueráde մասքըրէյտ գ. Հանդէս դիմակաւորաց. կերպարանափոխութիւն, այլակերպք:

To Masqueráde, բ, չ. Պատրուակ զդիմօք արկանել, ծպտիլ, յայլակերպս լինել:

Masqueráder մասքըրէյտըր գ. Դիմակաւոր, ծպտեալ:

Mass մաս գ. Զանգուած. կոյտ, շեղջ, դէզ. բազմութիւն. պատարագ: – - book, խորհրդատետր, պատարագամատոյց:

To Mass, բ, չ. Պատարագել:

Mássacre մասէքըր գ. Սպանդ, կոտորած, սպանութիւն:

To Mássacre, բ, ն. Սպանանել, կոտորել, սատակել, կորուսանել:

Mássicot մասիքըթ գ. Ներկ ինչ:

Mássiness, Mássiveness մասինէս, մասիվնէս գ. Ծանրութիւն, կշիռ, ստուարութի:

Mássive, Mássy մասիվ, մասի ած. Ծանր, ծանրակշիռ, ստուար, թանձր, ձոյլ, միապաղաղ, կուռ, ամրակուռ:

Mast մասթ գ. Կայմ. կաղին. պտուղ ոփւոյ: Fore –, առաջակողման կայմ: Mizen –, յետակողման կայմ:

Másted մաստէտ ած. Որ ունի կայմ:

Máster մաստըր գ. Տէր, իշխան. գլուխ, պետ, առաջնորդ. ճարտարապետ. նաւա-

պետ. վարդապետ, ուսուցիչ. Ճարտար, արուեստաւոր, հմուտ, ձեռագէտ. մա_նաւանդ ազնուական։

To Máster, բ, ն. Իշխել, կառավարել, տիրել. յաղթել, սանձել, նուաճել, հնա_զանդեցուցանել. կատարել Ճարտարու_թեամբ, Ճարտարապետել։

Másterdom մա՛սթըրտըմ գ. Տէրութիւն, իշխանութիւն, կառավարութիւն։

Máster-hand մա՛սթըր-հէնտ գ. Ձեռն Ճար_տարի կամ Ճարտարարուեստ։

Máster-jest մա՛սթըր-ճէսթ գ. Առաջին կէտ երևելի կատակ.

Máster-key մա՛սթըր-քի գ. Ճարտարա_րուեստ կամ հասարակաց բանալի։ [չել։

Máster-sinew մա՛սթըր-սինիու գ. Հաստա_

Máster-string մա՛սթըր-սթրինկ գ. Առաջին կամ ստուար լար։

Máster-stroke մա՛սթըր-սթրօք գ. Գեղե_ցիկ Ճարտարութիւն, գործ երևելի։

Máster-teeth մա՛սթըր-թիթհ գ. Առաջին ատամն։

Másterless մա՛սթըրլէս ած. Անտէր, ան_տէրունչ. առանց վարժապետի. ինքնա_գլուխ, անսաստ, անհնազանդ։

Másterliness մա՛սթըրլինէս գ. Ճարտա_րութիւն, հնարագիտութիւն։

Másterly մա՛սթըրլի մ. Արուեստապէս, Ճարտարութեամբ, գեղեցիկս, քաջիկ։

Másterly, ած. Ճարտար, արուեստա_յարմար, քաջարուեստ, հանՃարագէտ, գեղեցիկ. իշխանական, գոռոզ։

Másterpiece մա՛սթըրփիս գ. Գործ Ճար_տար, առանձին Ճարտարութիւն։

Mástership մա՛սթըրշիփ գ. Իշխանութիւն, տէրութիւն, կառավարութիւն. գերազան_ցութիւն, գլխաւորութիւն. գործ Ճարտար_արուեստ. Ճարտարութիւն, արուեստ, վար_ժութիւն, յաջողակութիւն։

Másterwort մա՛սթըրուըրթ գ. Տունկ ինչ։

Mástery մա՛սթըրի գ. Իշխանութիւն, տէ_րութիւն, հրամանատարութիւն. գերա_զանցութիւն, առաջնորդութիւն. Ճարտա_րութիւն, յաջողակութիւն. արուեստ, հը_նարք. գեղեցկութիւն. վարժութիւն, գի_տութիւն։

Mástful մէ՛սթֆուլ ած. Կաղնալից։

Masticátion մէսթիքէ՛շըն գ. Ծամումն, ծամքողութիւն, ըմբոշխնումն։

Másticatory մէ՛սթիքէթըրի գ. Ծամքոզա_կան դեղ։

Mástich մէ՛սթիք գ. Մաստաքէ, ձութ. շաղախ ինչ։

Másticot մէ՛սթիքըթ գ. Տես Massicot.

Mástiff մէ՛սթիֆ գ. Պահապան շուն։

Mástless մէ՛սթլէս ած. Անպտուղ. անկայմ։

Mástlin մէ՛սլին գ. Ցորեան խառնեալ։

Mat մէթ գ. Փսիաթ, սիրա, նաճայ։ — -maker, փսիաթագործ։

To Mat, բ, ն. Պատել սփռիթու. հիւսել իբրև զփսիաթ կամ զսիրա։

Mátadore մէթէտօր գ. Խաղալիկ թուղթք։

Match մէչ գ. Խուծին, լուցկիք, պատ_րոյգ, ծծմբաւ. խաղ, ընդդիմամարտու_թիւն, մեճ, կռիւ. ընկեր, հաւասար. ա_մուսնութիւն. հարմնացու։

To Match, բ, ն. Հաւասարիլ, համեմա_տիլ, 'ի կշիռ գալ ընդ, նմանիլ. համեմա_տել, 'ի կշիռ դնել. զուգել, ամուսնացու_ցանել։

To Match, բ, չ. Զուգիլ, ամուսնանալ. հաւասարիլ, համեմատիլ։

Mátchable մէ՛չէպլ ած. Հաւասարակից, հաւասար, նման, համեմատ։

Mátchless մէ՛չլէս ած. Անզուգական, ան_համեմատ, անբաղդատ, անկշիռ։

Mátchlessly մէ՛չլէսլի մ. Անբաղդատ ա_ռաւելութեամբ, անհամեմատ։

Mátchlessness մէ՛չլէսնէս գ. Անզուգա_կանութիւն, անհամեմատ առաւելութիւն։

Mátchmaker մէ՛չմէյքըր գ. Միջնորդ ա_մուսնութեան. որ յօրինէ լուցկիս։

Mate մէյթ գ. Ընկեր, ամուսին, զուգա_կից, վարուժան. օգնական. նաւորդ. հա_ցակից, հաղորդ սեղանոյ. երկրորդ կամ օգնական նաւապետի, վիրաբուժի, և այլն։

To Mate, բ, ն. Զուգել, լծակցել, ա_մուսնացուցանել. հաւասարիլ, համեմա_տիլ, 'ի կշիռ գալ ընդ. 'ի մէջ գալ, 'ի կշիռ դնել զանձն ընդ. հարկանել, ընդարմացու_ցանել, յապուշ կրթել. ընկճել, նուաճել։

Matérial մէթի՛րիէլ ած. Նիւթական, մար_մնեղէն, իրական. էական, երևելի, մեծ, գլխաւոր, պիտանի, կարևոր։

Matérialist մէթի՛րիէլիսթ գ. Նիւթական կամ նիւթապաշտ (փիլիսոփոս)։

Materiálity մէթիրիէ՛լիթի գ. Նիւթակա_նութիւն, նիւթական մասն։

Matérially մէթի՛րիէլլի մ. Նիւթապէս. արդեամբք, մեծապէս։

Matérialness մէթի՛րիէլնէս գ. Նիւթակա_նութիւն։

Matérials մէթի՛րիէլզ գ. Նիւթք, մասունք։

Matériate, Matériated մէթի՛րիէյթ, մէթի_րիէյթէտ ած. Նիւթական, նիւթեղէն։

Materiátion մէթիրիէ՛յշըն գ. Կազմակեր_պութիւն, շինութիւն, կազմութիւն։

Matérnal մէթը՛րնէլ ած. Մայրենի, մայ_րական, մօր։

Matérnity մէթը՛րնիթի գ. Մայրութիւն։

Mat-félon մէթ-ֆէ՛լըն գ. Բոյս ինչ։

Mathemátic, Mathemátical մէթհէմէ՛թիք,

մէթհէմէթիքէլ ած. Ուսումնական, չափաբերական:

Mathemátically մէթհէմէթիքէլլի մ. Ըստ ուսումնականաց, չափաբերաբար:

Mathematícian մէթհէմէթիշէն գ. Ուսումնական, չափաբեր:

Mathemátics մէթհէմէթիքս գ. Ուսումնականութիւն, չափաբերութիւն:

Máthes մէթհիզ գ. Խոտ ինչ:

Mathésis մէթհիսիս գ. Ուսումնական գիտութիւն, չափաբերութիւն:

Mátin մէթին գ. Առաւօտ:

Mátin, ած. Առաւօտեան:

Mátins մէթինզ գ. Առաւօտեան ժամերգութիւն:

Mátrass մէթրէս գ. Անօթ ինչ քիմիականաց:

Mátrice մէթրիս գ. Արգանդ. գաղափար, խառաչ:

Mátricide մէթրիսայտ գ. Մայրասպանութիւն. մայրասպան:

Matrículate մէթրիքիուլէյթ գ. Մտեալ 'ի համար, գրեալ յընկերութիւն:

To Matrículate, բ, ն. Կարգել զանուն 'ի տումարի, մտանել 'ի համար, գրել յընկերութիւն:

Matriculátion մէթրիքիուլէշըն գ. Կարգումն 'ի տումարի ընկերութեան, արձանագրութիւն անուան 'ի ցուցակի:

Matrimónial մէթրիմօնիէլ ած. Ամուսնական, ամուսնութեան, պսակի:

Matrimónially մէթրիմօնիէլլի մ. Ամուսնութեամբ, ըստ օրինի ամուսնութեան:

Mátrimony մէթրիմընի գ. Ամուսնութիւն, պսակ:

Mátrix մէթրիքս գ. Տես Matrice.

Mátron մէթրըն գ. Տիկին մեծարոյ հասակաւ, բամբիշ. կին ծննդաբերութեան:

Mátronal մէթրօնէլ ած. Տիկնոջ, տիկնութեան, բամբշական:

Mátronly մէթրընլի ած. Հնաւուրց, պառաւ, անցեալ զաւուրբք:

Matróss մէթրօս գ. Պահապան թնդանօթից, թնդանօթաձիգ:

Mátter մէթթըր գ. Նիւթ, մարմին, գոյացութիւն. նիւթ, մտաւոր. էնթակայ, նպատակ, վախճան. առիթ, պատճառ. պէտք, խնդիր. իրք, արարք, գործք. միջոց, ժամանակ, չափ, ծաւալութիւն. շարաւ, թարախ: A –, գոգցես, գրեթէ, իբր, իբրև: Upon the –, առաջքէն, գոգցես, յիրաւի: What's the –? զի՞նչ իրք են, զի՞ է, վասն է՞ր: No –, it is no –, չէ ինչ, ոչինչ փոյթ է:

To Mátter, բ, ն. Հոգալ, փոյթ ունել, մեծ ինչ գրել կամ համարել:

To Mátter, բ, չ. Փոյթ լինել, հոգալ, գրել. շարաւանալ, թարախել: It –s not, չէ ինչ:

Máttery մէթթըրի ած. Թարախոտ, շարաւալից, նեխեալ:

Máttock մէթթըք գ. Բահ, բրիչ, փայտատ:

Máttress մէթթրէս գ. Անկողին, մահիճ:

Maturátion մէթիուրէշըն գ. Հասունութիւն (պտղոց). պալարանալն (վիրաց):

Máturative մէթիուրէթիվ ած. Հասունացուցիչ:

Matúre մէթիուր ած. Հասուն, կատարեալ, յարմար, չափահաս:

To Matúre, բ, ն. Հասունացուցանել. կատարել, աւարտել:

Máturely մէթիուրլի մ. Հասուն գոլով. քաջ կշռութեամբ, խոհական խորհրդով, քննութեամբ. կանուխ, կանխաւ, վաղագոյն:

Matúrity մէթիուրիթի գ. Հասունութիւն. կատարելութիւն, խոհականութիւն, զգօնութիւն. հասակ կատարեալ:

Máudlin մօտլին գ. Բոյս ինչ:

Máudlin, ած. Արբեալ, թմբրեալ, ծանրացեալ 'ի գինւոյ:

Máugre մօկըր մ. Ընդդէմ, հակառակ, յոչ կամաց, ակամայ, թէպէտև, սակայն և այնպէս:

Mávis մէվիս գ. Թռչուն ինչ:

Maul մօլ գ. Ուռն մեծ, մուրճ, կռան:

To Maul, բ, ն. Խոշտանգել, հարկանել, տառապեցուցանել, զղուել:

Maund մօնտ գ. Կողով, խան, զամբիւղ:

To Máunder մօնտըր բ, չ. Փրթմնջել, տրտնջել:

Máunderer մօնտըրըր գ. Փրթմնջող, տրտնջող:

Máundy-thursday մօնտի թհըրզտէյ գ. Աւագ հինգշաբաթի:

Mausoléum մօսօլիըմ գ. Շիրիմ, գամբարան:

Maw մօ գ. Խախացոց (կենդանեաց). խածկք (թռչնոց):

Máwkish մօքիշ ած. Խառնակիչ ստամոքաց, զզուեցուցիչ, նողկալի, անհաճոյ:

Máwkishness մօքիշնէս գ. Գարշութիւն, լինելն զզուեցուցիչ:

Máwmet մօմէթ գ. Պաճուճապատանք տղայոց. կուռք ինչ առ նախնիս:

Máwmish մօմիշ ած. Ցիմարական, տղայական, անառի, զզուելի:

Maw-worm մօ-ուըրմ գ. Ճճի կամ որդն որովայնի կամ ստամոքաց:

Máxillar, Máxillary մէքզիլլէր, մէքսիլլէրի ած. Ծամելեաց, ծնօտի:

Máxim մէքսիմ գ. Առած, առակ, հաստատուն սկիզբն, ճշմարտութիւն:

May մէյ գ. Մայիս. գարուն, տղայութիւն հասակի: - - bloom, ծաղիկ սալորակ գժնկի: - - bug, Թրթուր: - - day, առաջին օր մայիսի:

May, բ, օժանդակ. Կարել, կարող լինել: You - do, կարէք: If I - say so, եթէ մարթ է ինձ ասել: It - be, մարթ է: - - be, գուցէ, թերեւս:

To May, բ, չ. Քաղել ծաղիկս յառաջնում աւուր մայիսի:

May-game մէյ-կէյմ գ. Խաղ կամ զբօսանք յամսեանն մայիսի:

May-lily մէյ-լիլի գ. Ծաղիկ ինչ դաշտային:

May-pole մէյ-բօլ գ. Մարերեան ծառ. (ծառ տնկեալ յառաջնում աւուր մայիսի առաջի դրան ուրուք): [ցուկ:

May-weed մէյ-ուիտ գ. Ժահահոտ երի-

Máyor մէյըր գ. Գլուխ ատենակալաց, քաղաքապետ, ոստիկան:

Máyoralty մէյըրէլթի գ. Քաղաքապետութիւն. դատաւորութի, ոստիկանութի:

Máyoress մէյըրէս գ. Կին քաղաքապետի:

Mázard մէզըրտ գ. Ծամելիք, լինդք:

Maze մէյզ գ. Խուխլ, լաբերինթ, ծամածուռ շաւիղ. կնճիռ, վարանք խորհրդոց, տարակուսանք. հիացումն, զարմանք, ապշութիւն:

To Maze, բ, ն. Արկանել 'ի վարանս, խռովեցուցանել, շուարեցուցանել:

Mázer մէյզըր գ. Բաժակ կամ ըմպանակ փայտեղէն:

Mázy մէյզի ած. Շփոթեալ, խռովեալ, վարանեալ:

M. D. Համառօտութիւն լատին Medicinae Doctor բառից, Վորթուրէտ բժշկութեան, բժիշկ: [էս):

Me մի. Զիս (հայց. հոլով I դերանուան,

Méacock միգօգ գ. Կնամարդի կամ հեշտասէր ոք:

Méacock, ած. Կնամարդի, գիրգ, հեշտասէր, վատ, վեհերոտ:

Mead միտ գ. Մեղրաջուր:

Mead, Méadow միտ, մէտօ գ. Մարգ, մարգագետին, դաշտագետին:

Méadow-saffron մէտօ-սէֆֆըրն գ. Զինծաղիկ:

Méadow-sweet մէտօ-սուիթ գ. Քօշմօրուք (բոյս):

Méager միկըր ած. Նիհար, վտիտ, աղազուն, հիւծեալ. անբեր, անբերրի:

To Méager, բ, ն. Նիհարացուցանել, հիւծել, ցամաքեցուցանել:

Méagerness միկըրնէս գ. Նիհարութիւն, վտտութիւն. անբերութիւն. չքաւորութիւն, պակասութիւն:

Meak միք գ. Ճանկ ինչ:

Meal միլ գ. Ճաշ, կերակուր, հաց. մասն, հատուած. ալիւր:

To Meal, բ, ն. Յանել, թաթաւել, խառնել, զանգել:

Méalman միլմէն գ. Ալերավաճառ:

Méaly միլի ած. Ալերանման, ալերահամ, ալերախառն:

Mealy-móuthed միլի-մաուդհէտ ած. Ամօթխած, երկչոտ:

Mealy-móuthedness միլի-մաուդհէտնէս գ. Ամօթխածութիւն, պատկառանք:

Mean մին ած. Նուաստ, նուաստատոհմ, աղքատ, անուագ. անարգ, արհամարհ, չնչին, փանաքի. միջակ, միջին, չափաւոր: In the - while, յայնմ վայրի, 'ի նմին ժամանակի, և այն:

Mean, գ. Միջնորդութիւն, նպաստ, գործի, ճանապարհ, օրինակ, եղանակ. միջոց. կանոն, չափ, սահման. ինչք, ստացուածք, եկամուտք: By all -s, ամենայն օրինակաւ, ամենեւին, անվրէպ, հաւաստեաւ: By no -s, ոչ իւիք, ամենեւին, բնաւ ամենեւին: - -time, - -while, միանգամայն, միահաղոյն, յայնմ վայրի, յայնժամ:

To Mean, բ, ն. Խիթել, ունել կամս, զմտաւ ածել, ակնարկել, նշանակել:

To Mean, բ, չ. Կամիլ, դիտել, դնել 'ի մտի, խորհիլ:

Meánder միէնտըր գ. Պտոյտք, պատուածք, ոլորապտոյտ շաւիղ, բաւիղ:

Meándrous միէնտրըս ած. Ոլորապտոյտ, մանուածոյ, ծամածուռ:

Méaning մինին գ. Դիտաւորութի, միտք, խորհուրդ, կամք. իմաստ, նշանակութիւն:

Méanly մինլի մ. Չափաւորապէս, ըստ բաւականին, ոչ այնչափ. անարգաբար, աղքատութեամբ. չարաչար:

Méanness միննէս գ. Նուաստութիւն, անարգութիւն, աղքատութիւն. գծծութիւն. չափաւորութիւն:

Meant մէնթ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Mean բայի:

Mease միս գ. Չափ (հինգհարիւր ձկանց):

Méasles միզըլզ գ. Հարսանիթ, վարդախտ. բոր խոզից. ժանկ ինչ ծառոց:

Méasled միզըլտ ած. Բորոտ, ապականեալ. որ ունի զհարսանիթ:

Méasly միզլի ած. Բորոտ, հարեալ 'ի բորոյ կամ 'ի ժանկոյ:

Méasurable մէժիւրէպըլ ած. Չափելի. չափաւոր:

Méasurableness մէժիւրէպըլնէս գ. Լինելն չափելի:

Méasurably մէժիւրէպլի մ. Չափու, չափաւորապէս:

Méasure մէ՛ժիւր գ. Չափ. կարգ, կանոն. համեմատութիւն. քանակութիւն, կշիռ. պայման, սահման, եղանակ. սահման, կոպար. չափաւորութիւն. չափ (ոտից կամ ոտանաւորաց). ամանակ կամ զարկ (երաժշտական). խորհուրդք, միտք, գիտաւորութիւն: To have hard —, խրատութեան պատահել, ընդունել զանարգանս:

To Méasure, բ, ն. Չափել, զչափ առնուլ. հատանել, անցանել. խմանալ, բովանդակել. բաղդատել, կշռել, համեմատել. տալ կամ բաշխել չափով:

Méasureless մէ՛ժիւրլէս ած. Անչափ, առարապայման, կարի խիտ: [չափ:

Méasurement մէ՛ժիւրմէնթ գ. Չափումն,

Méasurer մէ՛ժիւրըր գ. Չափող:

Meat միթ գ. Միս ուտելի. կերակուր:

Méated միթէտ ած. Գէր, պարարակ, բուծեալ:

Meathe միդհ գ. Ըմպելի քաղցրահամ:

Mechánic մէքէ՛նիք գ. Մեքենական, արուեստաւոր:

Mechánic, Mechánical մէքէ՛նիք, մէքէ՛նիքէլ ած. Մեքենական. արհեստական. անարգ, նուաստ:

Mechánically մէքէ՛նիքէլլի մ. Մեքենապէս, ըստ կանոնաց մեքենական գիտութե:

Mechánicalness մէքէ՛նիքէլնէս գ. Մեքենականութիւն. նուաստութիւն:

Mechanícian մէքէնի՛շըն գ. Մեքենական, մեքենաբան:

Mechánics մէքէ՛նիքս գ. Մեքենաբանութիւն, մեքենական գիտութիւն:

Méchanism մէ՛քէնիզմ գ. Մեքենական գործողութիւն կամ շարժումն. կազմակերպութի մարմնոց, կազմուած, գործուած:

Mecónium մէքօ՛նիըմ գ. Մեկոնիոն. սեւ աղբ նորածին մանկան:

Médal մէ՛տէլ գ. Հին դրամ. մետալ:

Medállic մէտէ՛լլիք ած. Մետալական, հին դրամոց:

Medállion մէտէ՛լլիըն գ. Դրամ կամ մետալ մեծ: [մադէտ:

Médalist մէ՛տէլիսթ գ. Մետալագէտ, դրա-

To Méddle մէ՛տտըլ բ, չ. Միջամուխ լինել, խառնել զանձն, ընդ մէջ մտանել, ձեռնամուխ լինել:

To Méddle, բ, ն. Խառնել, խառնակել:

Méddler մէ՛տտլըր գ. Միջամուխ յիրս օտարին:

Méddlesome մէ՛տտըլսըմ ած. Միջամուխ յիրս այլոց: [զանդ:

Mediástine միտիէ՛սթայն գ. Միջնաթա-

Médiate մի՛տիէյթ ած. Միջին, միջանկեալ. միջակ, միջասահման. միջնորդ:

To Médiate, բ, ն. Միջնորդել, առանալ միջնորդութեամբ. անջրպետել, հաստատել 'ի միջի:

To Médiate, բ, չ. Միջնորդ լինել, ընդ մէջ մտանել. կալ 'ի միջի:

Médiately մի՛տիէթլի մ. Միջնորդաբար, միջնորդաւ, 'ի ձեռն:

Mediátion միտիէ՛յշըն գ. Միջնորդութի. նպաստ, գործակցութիւն. բարեխօսութիւն, խնդրուածք վասն այլոց: [խօս:

Mediátor միտիէ՛յթըր գ. Միջնորդ, բարե-

Mediatórial, Médiatory միտիէթօ՛րիէլ, մի՛տիէթըրի ած. Միջնորդական, բարեխօսնե:

Mediátorship միտիէ՛թըրշիփ գ. Միջնորդութիւն, բարեխօսութիւն:

Mediátrix միտիէ՛թրիքս գ. Կին միջնորդ:

Médic մէ՛տիք գ. Առուոյտ:

Médical մէ՛տիքէլ ած. Բժշկական:

Médically մէ՛տիքէլլի մ. Բժշկապէս:

Médicament մէ՛տիքէմէնթ գ. Դեղ, դարման, բժշկութիւն:

Medicaméntal մէտիքէմէ՛նթէլ ած. Բժշկական:

Medicaméntally մէտիքէմէ՛նթէլլի մ. Բժշկական արհեստիւ, բժշկապէս:

To Médicate մէ՛տիքէյթ բ, ն. Բաղադրել, խառնել, յօրինել ըստ արուեստի բժշկութեան:

Medicátion մէտիքէ՛յշըն գ. Բաղադրութի կամ խառնումն բժշկական. դեղ, դարման, բժշկութիւն:

Medícinable մէտի՛սինէպըլ ած. Բժշկական, առողջարար:

Medícinal մէտի՛սինէլ ած. Բժշկական, առողջարար. դեղոյ, բժշկութեան:

Medicínally մէտի՛սինէլլի մ. Բժշկապէս:

Médicine մէ՛տիսին գ. Դեղ, դարման, բժշկութիւն, բժշկականութիւն:

To Médicine, բ, ն. Բժշկել, բուժել, դարմանել:

Medíety մէտա՛յիթի գ. Կէս, կիսամասն:

Medióocrity միտիօ՛քրիթի գ. Միջակութի, միջասահմանութիւն, չափաւորութիւն:

To Méditate մէ՛տիթէյթ բ, ն. Նիւթել, հնարել, զմտաւ ածել, խոկալ:

To Méditate, բ, չ. Խորհել, զմտաւ ածել, պարապիլ 'ի սուրբ խոկմունս, խոկալ զաստուածայինս:

Meditátion մէտիթէ՛յշըն գ. Մտածութի, խոկումն, խորհուրդ. նիւթ մտածութեան կամ խոկման:

Méditative մէ՛տիթէթիվ ած. Մտախորհ, պարապեալ 'ի խոկմունս. մտաւորական, մտաւոր:

Mediterráne, Mediterránean, Mediterráneous մէտիթէրրէ՛ն, մէտիթէրրէ՛նիէն, մէ-

տիտէրրէ՛նիըն ած. Միջերկրական. միջերկրեայ։

Médium մի՛տիըմ գ. Մէջ, միջոց. միջավայր, միջակէտ. միջնորդ, հնարք, եղանակ։

Médlar մէ՛տլըր գ. Զկեռ. զկեռենի։

To Médle, to Médly մէ՛տըլ, մէ՛տլի բ, ն. Խառնել, խառնակել։

Médly, գ. Խառնուրդ, խառնուած, խառնակութիւն։ [խուռն, շփոթ։

Médley մէ՛տլի ած. Խառնակ, խառն 'ի

Medúllar, Medúllary միտը՛լլէր, միտը՛լլէրի ած. Ուղղային, ուղղոյ։

Meed մի՛տ գ. Վարձ, փոխարէն, տրիտուր, յաղթանակ. պարգեւ, ընծայ։

Meek մի՛ք ած. Հեզ, հեզահամբոյր, քաղցր, բարեգութ. խոնարհ։

To Méeken մի՛քն բ, ն. Քաղցրացուցանել, ընտելացուցանել։

Méekly մի՛քլի մ. Հեզութեամբ, քաղցրութեամբ, խոնարհութեամբ։

Méekness մի՛քնէս գ. Հեզութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզահամբոյր բարք։ [Տես Mere.

Meer մի՛ր ած. Պարզ, մաքուր, անխառն։

Meer, գ. Լիճ, ճահիճ. սահման, սահմանագլուխ։ Տես Mere. [գլխոյ։

Méered մի՛րտ ած. Սահմանի, սահմանա-

Meet մի՛թ ած. Պատշաճ, յարմար, վայելուչ, 'ի դէպ։

To Meet, բ, ն. Ընդ առաջ ելանել, պատահել, հանդիպել. գտանել զմիմեանս, ժողովել 'ի միասին, հաւաքել. 'ի դիմի հարկանել, զդէմ ունել. գտանել, ընդունել, արժանի լինել։

To Meet, բ, չ. Ընդ առաջ ելանել, պատահել միմեանց, 'ի դիմի հարկանել. ժողովել կամ հաւաքել 'ի միասին։ — with, պատահել, հանդիպել. զառաջս ունել, ընդ առաջ ելանել. 'ի դիմի հարկանել, զդէմ ունել. ժողովել, միաբանել, խառնել։

Méeter մի՛թըր գ. Որ մերձենայ։

Méeting մի՛թին գ. Ժողով, միաբանութիւն, հաւաքումն, գումարումն. պատահումն, հանդիպումն. ժողովակ, չարաժողով. խառնումն (գետոց ընդ միմեանս)։

Méeting-house մի՛թին-հաուս գ. Ժողովակ կամ չարաժողով (հերետիկոսաց)։

Méetly մի՛թլի մ. Ի դէպ, 'ի ճահ։

Méetness մի՛թնէս գ. Յարմարութիւն, պատշաճութիւն, վայելչութիւն։

Mégrim մի՛կրիմ գ. Անգար։

To Meine մէյն բ, ն. Խառնել։

Méiny մէ՛յնի գ. Ծառայք, սպասաւորք, պաշտօնեայք։

Melanagógues մէլէնէկօ՛կս գ. Դեղ մաքրիչ սեւամաղձի։

Melanchólic մէլէնքօ՛լիք ած. Սեւամաղձոտ, մելամաղձոտ, տխուր, վշտագին։

Melanchóly մէլէնքօ՛լի գ. Սեւամաղձ, սեւամաղձութիւն, մելամաղձ. թաղձութիւն, տխրութիւն, անձկութիւն սրտի։

Melanchóly, ած. Տրտում, տխուր, վշտագին. սեւամաղձոտ, մելամաղձոտ։

Mélilot մէ՛լիլըթ գ. Մեղրարար (բոյս)։

To Méliorate մի՛լիօրէյթ բ, ն. Ազնուացուցանել, ընտիր գործել, առաւելուլ, բարգաւաճել։

Meliorátion միլիօրէ՛յշըն գ. Յառաջադիմութիւն 'ի լաւ անդր, բարգաւաճութիւն։

Meliórity միլիօ՛րիթի գ. Լաւութիւն, ազնուութիւն, լաւագոյն վիճակ։

To Mell մէլ բ, չ. Խառնիլ, խառնակիլ։

Mellíferous մէլլի՛ֆէրըս ած. Մեղրաբեր։

Mellificátion մէլլիֆիքէ՛յշըն գ. Մեղրագործութիւն։

Mellífluence մէլլի՛ֆլիուէնս գ. Ծորան մեղու կամ քաղցրութեան։

Mellífluent, Mellífluous մէլլի՛ֆլիուէնթ, մէլլի՛ֆլիուըս ած. Մեղրաբուղխ, մեղրածորան, անուշակ, քաղցր։

Méllow մէ՛լլօ ած. Հասուն, հասունացեալ, կակուղ, փափուկ, անուշահամ, քաղցրահամ. քաղցր, քաղցրաձայն. պարարտ, խաղային. արբեալ, զուարթացեալ 'ի գինւոյ։

To Méllow, բ, ն. Հասունացուցանել, կատարել. կակղացուցանել. պարարտացուցանել, փափկացուցանել։

To Méllow, բ, չ. Հասունանալ։

Méllowness մէ՛լլօնէս գ. Հասունութիւն. կատարեալ հասակ։

Melódious մէլօ՛տիըս ած. Քաղցրանուագ, քաղցրաձայն, ներդաշնակաւոր, երաժշտական։

Melódiously մէլօ՛տիըսլի մ. Քաղցրանուագ հնչմամբ, ներդաշնակութեամբ։

Melódiousness մէլօ՛տիըսնէս գ. Քաղցրաձայնութիւն, ներդաշնակութիւն։

Mélody մէ՛լօտի գ. Մեղեդի, քաղցրաձայնութիւն, քաղցրանուագ երգ։

Mélon մէ՛լըն գ. Սեխ. սեխենի։

Melon-thístle մէ՛լըն-թհի՛սըլ գ. Բոյս ինչ։

To Melt մէլթ բ, ն. Հալել, ձուլել, լուծանել. խանդաղատել, փղձկեցուցանել. հաշել, ծախել, վատնել։

To Melt, բ, չ. Հալիլ, ձուլիլ, լուծանիլ. փղձկիլ, խանդաղատիլ, նուաղիլ. հաշիլ, մաշիլ, կորնչիլ։

Mélter մէ՛լթըր գ. Ձուլիչ, հալող։

Méltingly մէ՛լթինլի մ. Գոլով հալելով կամ լուծանելով։

Mélwel մէ՛լուէլ գ. Ձուկն ինչ։

Mémber մէ՛մպըր գ. Անդամ. մասն. անդամ ընկերութեան, ընկեր, կաճառորդ:
Mémbrane մէ՛մպրէյն գ. Թաղանդ, մաշկ, մորթ:
Membranáceous, Membráneous, Membranous մէմպրէնէ՛շըս, մէմպրէ՛նիըս, մէ՛մպրէնըս ած. Մաշկային, թաղանդային:
Meménto միմէ՛նթօ գ. Յիշեցք, յիշատակ:
Memóir միմօ՛յր գ. Յիշատակարան, յիշատակ, ծանօթութիւն, պատմութիւն, գիր յիշատակի:
Mémorable մէ՛մըրէպլ ած. Յիշատակելի, արժանի յիշատակաց, երևելի:
Mémorably մէ՛մըրէպլի մ. Յիշատակելի իմն օրինակաւ, արժանի յիշատակաց:
Memorándum մէմօրէ՛նտըմ գ. Յիշատակարան, յիշեցք, յիշատակագիր:
Memórial միմօ՛րիէլ գ. Յիշատակ, յիշատակարան. յիշեցք. աղերսագիր:
Memórial, ած. Յիշեցուցիչ, 'ի յիշատակ. գանձեալ 'ի յիշատակի:
Memórialist միմօ՛րիէլիսթ գ. Յիշատակագիր, որ գրէ յիշատակարանս:
To Memoríze մէ՛մըրայզ բ, ն. Յիշել, յիշատակել, արձանագրել 'ի յիշատակ. յիշեցուցանել, յուշ ածել:
Mémory մէ՛մըրի գ. Յիշողութիւն, յիշողական, յուշ, միտք. յիշումն, յիշատակութիւն. յիշատակարան. մտադրութիւն:
Men մէն. (Յոգն. Man բառի):
Men-pléaser մէն-փլի՛զըր գ. Մարդահաճոյ:
Ménace մէ՛նէս գ. Սպառնալիք:
To Ménace, բ, ն. Սպառնալ:
Ménacer մէ՛նէսըր գ. Սպառնացող:
Menáge մինա՛ժ գ. Բազմութիւն կենդանեաց 'ի միասին:
Ménagogue մէ՛նէկօկ գ. Դեղ օգտակար դաշտանի:
To Mend մէնտ բ, ն. Նորոգել, կարկատել, յարդարել, կազմել. ուղղել, դարմանել. աճեցուցանել, առաւելուլ. երագել, փութացուցանել:
To Mend, բ, չ. Նորոգիլ, յառաջադէմ լինել, գալ յուղղութիւն:
Méndable մէ՛նտէպլ ած. Ուղղելի, նորոգելի:
Mendácity մէնտէ՛սիթի գ. Ստութի, ստախօսութիւն:
Méndicant մէ՛նտիքէնթ գ. և ած. Մուրացիկ, մուրող:
To Méndicate մէ՛նտիքէյթ բ, ն. Մուրանալ:
Mendícity մէնտի՛սիթի գ. Մուրողութի, վերջին անանկութիւն:
Mends մէնտս գ. Տես Amends.
Ménial մի՛նիէլ գ. Սպասաւոր, ծառայ, սպասաւորաց:
Ménial, ած. Ընտանի, ծառայական:
Méninges մինի՛նճէս գ. Խեղապատակ, մզկիք ուղղոյն:
Menólogy մինօ՛լօճի գ. Տօնացոյց, վկայաբանութիւն, յայսմաւուրք:
Ménow մէ՛նաու գ. Ձուկն ինչ:
Ménsal մէ՛նսէլ ած. Սեղանոյ:
Ménstrual մէ՛նսթրիուէլ ած. Ամսական, ամսոյ ամսոյ, ամսօրեայ. դաշտանական. լուծիչ (ըստ քիմիականաց):
Ménstruous մէ՛նսթրիուըս ած. Դաշտանաւոր, որ է 'ի դաշտանի կամ յօրէնս կանանց. դաշտանի:
Ménstruum մէ՛նսթրիուըմ գ. Դաշտան. լուծիչ հեղանիւթ (ըստ քիմիականաց):
Mensurabílity մէնշուրէպի՛լիթի գ. Լինելն չափելի, չափելութիւն:
Ménsurable մէ՛նշուրէպլ ած. Չափելի:
Ménsural մէ՛նշուրէլ ած. Չափական, չափու:
To Ménsurate մէ՛նշուրէյթ բ, ն. Չափել, առնուլ զչափ:
Mensurátion մէնշուրէ՛յշըն գ. Չափումն, չափ:
Méntal մէ՛նթէլ ած. Մտաւորական, մտաց, մտաւոր:
Méntally մէ՛նթէլլի մ. Մտաւորաբար, մտօք, խորհրդով, մտաց աչօք:
Méntion մէ՛նշըն գ. Յիշումն, յիշատակ, յիշատակութիւն: To make –, յիշատակել, առնել յիշատակ:
To Méntion, բ, ն. Յիշել, յիշատակել, առնել զյիշատակ, գրել, պատմել:
Mephítical միֆի՛թիքէլ ած. Ժանտահոտ:
Merácious միրէ՛շըս ած. Զօրեղ, սաստիկ:
Méreable մէ՛րքէպլ ած. Գնելի, վաճառելի, առուծախելի:
Mércantant մէ՛րքէնթէնթ գ. Վաճառական օտարազգի:
Mércantile մէ՛րքէնթիլ ած. Վաճառականի, վաճառականութեան:
Mércat մէ՛րքէթ գ. Վաճառատեղի. առևտուրութիւն, վաճառք:
Mércature մէ՛րքէչուր գ. Վաճառականութիւն, առևտուր, վաճառք:
Mércenariness մէ՛րսինէրինէս գ. Վարձկանութիւն:
Mércenary մէ՛րսինէրի գ. Վարձկան, վարձուոր:
Mércenary, ած. Ի վարձու առեալ, վարձկանական, վարձկանի. որ գործէ վասն վարձուց:
Mércer մէ՛րսըր գ. Մետաքսավաճառ:
Mércery մէ՛րսըրի գ. Մետաքսավաճառութիւն, վաճառք ապանելեաց:
To Mérchand մէ՛րչէնտ բ, ն. Սակ արկանել:
Mérchandise մէ՛րչէնտայզ գ. Վաճառականութիւն, վաճառ ոչութիւն, առևտուր. վաճառք:

To Mérchandise, բ, չ. Վաճառական կմ վաճառաշահ լինել, առնել առուրևտուր:

Mérchant մէրչընթ գ. Վաճառական:

Mérchantly, Mérchantlike մէրչընթլի, մէրչընթլայք ած. Իբրև զվաճառական, նման վաճառականի:

Mérchant-man մէրչընթ-մէն գ. Նաւ վաճառական:

Mérchantable մէրչընթէպլ ած. Վաճառելի, գնելի, ընտիր, ազնիւ:

Mérciable, Mérciful մէրշիէպլ, մէրշիֆուլ ած. Ողորմած, գթած, բարեգութ:

Mércifully մէրշիֆուլլի մ. Ողորմութբ, գթութեամբ, քաղցրութեամբ:

Mércifulness մէրշիֆուլնէս գ. Ողորմութիւն, գթութիւն, քաղցրութիւն:

Mérciless մէրշիլէս ած. Անգութ, անողորմ, խստասիրտ, դժնդակ:

Mércilessly մէրշիլէսլի մ. Անողորմ, անգթութեամբ, խստիւ, չարաչար:

Mércilessness մէրշիլէսնէս գ. Անգթութիւն, անողորմ գազանութիւն:

Mercúrial մէրքիուրիէլ ած. Աշխոյժ, արագաշարժ, չոյս, ժիր. սնդկային, սնդկի:

Mercurificátion մէրքիուրիֆիքէշըն գ. Սնդկարարութիւն, խառնումն ընդ սնդկի:

Mércury մէրքըրի գ. Սնդիկ. աշխոյժք, արագութիւն. որ բերէ զնորալուրս:

Mércury, գ. Խոտ ինչ:

Mércy մէրսի գ. Ողորմութիւն, գթութիւն, կարեկցութիւն. շնորհք, ներումն, թողութիւն. հաճոյք, կամք, ազատութիւն անձին: To have –, գթալ, ողորմիլ:

Mércy-seat մէրսի-սիթ գ. Քաւութիւն կամ սեղան քաւութեան:

Mere միր գ. Լիճ, լճակ. սահման, սահմանագլուխ:

Mere, ած. Լոկ, սոսկ, միայն, պարզ, ամենևին:

Mérely միրլի մ. Սոսկ, լոկ, միայն, ամենևին, գլխովին, բոլորովին:

Meretrícious մէրէթրիշըս ած. Պոռնկական, պաճոյ, սնոտի, խաբէական:

Meretríciously մէրէթրիշըսլի մ. Իբրև զպոռնիկ կամ զբոզ:

Meretríciousness մէրէթրիշըսնէս գ. Պաճոյ, խաբէութիւն, պատրողութիւն:

Merídian մէրիտիէն գ. Միջօրէ, միջօրեայ, օր հասարակ. միջօրէական (գիծ կամ ծիր ըստ աստեղաբաշխից). կէնդրոն, հասատատուն տեղի. ծայր, բարձրութիւն (փառաց կամ իշխանութեան):

Merídian, ած. Միջօրէական. ծայրագոյն, գերածայրեալ:

Merídional մէրիտիօնէլ ած. Հարաւային. հարաւակողմեան:

Meridionálity մէրիտիօնէլիթի գ. Լինելն հարաւակողմեան:

Merídionally մէրիտիօնէլլի մ. Ի հարաւ, 'ի կողմն հարաւոյ:

Mérit մէրիթ գ. Արդիւնք, արժանաւորութիւն, յարգ, իրաւունք, արժանիք. գործք, վաստակք, երախտիք, բարերարութիւն, շնորհք. վարձ, յաղթանակ, փոխարէն, պարգև:

To Mérit, բ, ն. Արժանի լինել, արդիւնաւորիլ, ստանալ, ունել իրաւունս:

Meritórious մէրիթօրիըս ած. Արժանի վարձուց, արդիւնաւոր, արդիւնական:

Meritóriously մէրիթօրիըսլի մ. Արժանաւորապէս, արդեամբք, քաջիկ:

Meritóriousness մէրիթօրիըսնէս գ. Արժանաւորութիւն, արդիւնաւորութիւն, արդիւնք:

Méritot մէրիթօթ գ. Ճօճանոց, յակուրջի (խաղ):

Mérlin մէրլին գ. Ազգ բազէի:

Mérmaid մէրմէյտ գ. Համբարու ծովային:

Mérrily մէրրիլի մ. Խնդագին, զուարթագին, ցնծութեամբ, հրճուանօք:

Mérrimake մէրրիմէյք գ. Խնջոյք, խրախութիւն, հանդէս ուրախութեան:

To Mérrimake, բ, չ. Ցնծալ, խրախանալ, հրճուիլ, բերկրիլ:

Mérriment մէրրիմէնթ գ. Խնդութիւն, ուրախութիւն, ցնծութիւն, խրախութիւն, ծիծաղ, ծաղր:

Mérry մէրրի ած. Ուրախ, զուարթ, կայտառ, խնդագին. զուարճալից, զուարթարար, հաճոյական, բերկրական. յաջողակ, բարեշունչ, քաղցրաշունչ: To make –, խաղալ, խրախանալ, զուարճանալ, զբօսնուլ:

Merry-ándrew մէրրի-էնտրու գ. Ծաղրածու, խեղկատակ, միմոս:

Mérrythought մէրրիթհօթ գ. Ճնակ, երկճղի ոսկր կրծոց հաւու:

Mérsion մէրշըն գ. Ընկղմումն: [ծեմ:

Meséems միսիմզ բ, դիմ. Թուի ինձ, կարծեմ:

Mesentéric մէզէնթէրիք ած. Միջընդերեայ:

Mésentery մէզէնթէրի գ. Միջընդերք:

Meseráic մէզէրէյիք ած. Միջընդերեայ:

Mesh մէշ գ. Դատարկ ծակ ուռկանի:

To Mesh, բ, ն. Ուռկանել, որսալ, ըմբռնել, թակարդել, ցանցել:

Méshy մէշի ած. Ցանցակերպ, ուռկանաձև, հիւսկէն:

Méslin մէսլին գ. Ցորեան խառնեալ ընդ հաճարոյ:

Mess մէս գ. Սկուտղ, ափսեայ, սկաւառակ լի կերակրով. կերակուր:

To Mess, բ, չ. Ուտել, ճաշել, ճաշակել:
Méssage մէ՛սէճ գ. Պատգամութի, հրեշտակութիւն, պատգամաւորութիւն:
Méssenger մէ՛սէնճըր գ. Պատգամաւոր, հրեշտակ, դեսպան:
Messíah մէսա՛յա գ. Մեսիայ, օծեալ:
Méssieurs, Méssrs մէ՛սիըրզ գ. Տեարք, պարոնայք:
Méssmate մէ՛սմէյթ գ. Սեղանակից, ճաշակից, հացակից:
Méssuage մէ՛սուէյճ գ. Կալուած գետնոյ հանդերձ տամբ:
Met մէթ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Meet բայի:
Metábasis մէթէ՛պէսիս գ. Փոխանցութիւն կամ անդրադարձութի (ըստ ճարտասանից):
Metábola մէթէ՛պոլէ գ. Փոփոխութիւն կամ յեղափոխութիւն (ըստ բժշկաց):
Metacárpal մէթէքա՛րփէլ ած. Ափոյ ձեռաց:
Metacárpus մէթէքա՛րփըս գ. Ափ ձեռաց:
Metagrámmatism մէթէկրէ՛մմէթիզմ գ. Տառադարձութիւն, գրափոխութիւն:
Métal մէ՛թըլ գ. Հրահալելի, մետաղ, հանք. արիութիւն, քաջասրտութիւն: Տ. Mettle.
Metalépsis մէթէլէ՛փսիս գ. Փոխառութի (ըստ ճարտասանից):
Metállic, Metállical մէթէ՛լլիք, մէթէ՛լլիքէլ ած. Մետաղեան, հրահալելւոյ, հանքային:
Metallíferous մէթէլլի՛ֆէրըս ած. Մետաղաբեր, հանքաբեր, հանքածին:
Metálline մէթէ՛լլայն ած. Խառնեալ ընդ հրահալելւոյ, հանքախառն. հանքային, մետաղեան:
Métallist մէ՛թէլլիսթ գ. Մետաղագործ, ձուլիչ հրահալելեաց, մետաղագէտ:
Metallógraphy մէթէլլօ՛կրէֆի գ. Մետաղագրութիւն:
Métallurgist մէ՛թէլլըրճիսթ գ. Մետաղագործ:
Métallurgy մէ՛թէլլըրճի գ. Մետաղագործութիւն:
To Metamórphose մէթէմօ՛րֆըզ բ, ն. Այլակերպել, կերպարանափոխ առնել, փոփոխել, այլայլել:
Metamórphosis մէթէմօ՛րֆօսիս գ. Այլակերպութիւն, կերպարանափոխութիւն, այլայլութիւն:
Métaphor մէ՛թէֆըր գ. Փոխաբերութիւն (ըստ ճարտասանից):
Metaphóric, Metaphórical մէթէֆօ՛րիք, մէթէֆօ՛րիքէլ ած. Փոխաբերական, այլաբանական:
Metaphráse մէթէֆրէ՛յզ գ. Թարգմանութիւն բառ առ բառ, նոյնաբանութիւն:
Metaphrást մէթէֆրէ՛սթ գ. Նոյնաբան:
Metaphy'sic, Metaphy'sical մէթէֆի՛զիք, մէթէֆի՛զիքէլ ած. Բնազանցական:
Metaphy'sic, Metaphy'sics մէթէֆի՛զիք, մէթէֆի՛զիքս գ. Բնազանցութիւն, մեթաֆիզիքա:
Métaplasm մէթէփլէզմ գ. Փոխակերպութիւն (ըստ ճարտասանից):
Metastásis մէթէսթէ՛սիս գ. Փոխադրութիւն, փոխաբերութիւն, անցումն:
Metatársal մէթէթա՛րսէլ ած. Պճղնառաջից:
Metatársus մէթէթա՛րսըս գ. Պճղնառաջք (ոտից):
Metáthesis մէթէ՛թէսիս գ. Տեղափոխումն:
To Mete միթ բ, ն. Չափել, չափ արկանել, լարաբաժին առնել:
To Metempsychóse մէթէմփսիքօ՛զ բ, ն. Հոգեփոխութիւն առնել:
Metempsychósis մէթէմփսիքօ՛սիս գ. Հոգեփոխութիւն: [յօդս:
Méteor միթիըր գ. Մետէորայ, երևոյթ
Meteorológical միթիօրօլօ՛ճիքէլ ած. Մետէորաբանական, մետէորական:
Meteorólogist միթիօրօ՛լօճիսթ գ. Մետէորաբան:
Meteorólogy միթիօրօ՛լօճի գ. Մետէորաբանութիւն:
Metéorous միթի՛օրըս ած. Մետէորական:
Méter միթըր գ. Չափող:
Métewand, Méteyard միթուօնտ, միթյարտ գ. Չափ, լար, եղէգն, գաւազան:
Methéglin մէթհէ՛կլին գ. Ըմպելի ինչ մեղրախառն:
Methínks միթհի՛նքս բ, դէմ. Թուի ինձ, կարծեմ:
Méthod մէ՛թհըտ գ. Ոճ, կարգ, եղանակ, շաւիղ:
Methódical մէթհօ՛տիքէլ ած. Կարգաւոր, կարգաբան, որ խօսի ոճով:
Methódically մէթհօ՛տիքէլլի մ. Կարգաւորաբար, ոճով, ըստ կարգի:
To Méthodise մէ՛թհօտայզ բ, ն. Կարգել, կարգաւորել, ուղղել, յօրինել:
Méthodist մէ՛թհօտիսթ գ. Մեթոտեան (բժիշկ կամ աղանդաւոր):
Methóught միթհօ՛թ. Կատարեալ ժամանակ դիմաւորի Methinks բայի, Թուէր ինձ, կարծէի:
Metony'mical մէթօնի՛միքէլ ած. Փոխանունական:
Metony'mically մէթօնի՛միքէլլի մ. Փոխանունաբար, փոխանունութեամբ:
Metónymy մէթօ՛նիմի գ. Փոխանուն, փոխանունութիւն:
Metopóscopy մէթօփօ՛սքօփի գ. Խառնադիմայութիւն:

Métre մէթըր գ. Չափ, ոտն, տաղաչափութիւն։
Métrical մէթրիքըլ ած. Չափական, ոտանաւոր, տաղաչափական։
Metrópolis մէթրօ՛փօլիս գ. Մայրաքաղաք, քաղաքամայր։
Metropólitan մէթրօփօ՛լիթըն գ. Մետրապոլիտ, արքեպիսկոպոս մայրաքաղաքի։
Metropólitan, ած. Մետրապոլտական, մայրաքաղաքացի։
Metropolítical մէթրօփօլի՛թիքըլ ած. Մետրապոլտական, մայր, գլխաւոր։
Méttle մէթըլ գ. Աշխոյժք, եռանդն, զօրութիւն, քաջասրտութիւն, համարձակութիւն. գոյացութիւն։
Méttled մէթըլտ ած. Աշխոյժ, եռանդուն, քաջ, արիական։
Méttlesome մէթըլսըմ ած. Աշխոյժ, առոյգ, կայտառ, եռանդուն, քաջ, խրոխտ։
Méttlesomely մէթըլսըմլի մ. Աշխուժութեամբ, եռանդեամբ, քաջութեամբ։
Mew միու գ. Վանդակ, գառագեղ, փախարան, արգելան. Թռչուն ինչ ծովային։
To Mew, բ, ն. Փակել, արգելուլ, արկանել 'ի վանդակ կամ 'ի գառագեղ, դնել 'ի բանտի. Թափել կամ նորոգել զփետուրս, նորափետուր զարդարել, նորոգել. նուալ, մլաւել։
To Mewl միուլ բ, չ. Ճչել մանկանց։
Mezéreon մըզի՛րիըն գ. Ազգ դափնոյ։
Mézzotinto մէթսօթի՛նթօ գ. Սեաւթոյր քանդակ 'ի պղնձի։
Miásm մայէ՛զմ գ. Ապականութիւն կամ ապականարար մասունք։
Mice մայս. (Յոգն. Mouse բառի)։
Míchaelmas մի՛քըլմըս գ. Տօն Միքայելի հրեշտակապետի։
To Miche մայչ բ, չ. Լօղիլ, Թաքչիլ։
Mícher մայչըր գ. Կծծի, ագահ. դատարկապորտ, խեռ, անզգամ։
Míckle միքըլ ած. Բազում, մեծ, բազմապատիկ, հարուստ, շատ։
Microcósm մայքրօքօ՛զմ գ. Փոքր աշխարհ (մարդ)։
Micrógraphy մայքրօ՛կրէֆի գ. Մանրագրութիւն, ստորագրութիւն մանր առարկայից։
Micrómeter մայքրօ՛միթըր գ. Մանրաչափ (գործի)։
Mícroscope մայքրօսքօփ գ. Մանրադիտակ, խոշորացոյց։
Microscópic, Microscópical մայքրօսքօ՛փիք, մայքրօսքօ՛փիքըլ ած. Մանրադիտակեան, խոշորացուցի։
Mid միտ ած. Միջին, հասարակ, կէս։
Mid-course միտ-քօրս գ. Կէս ճանապարհի։
Midday միտտէյ գ. Միջօրէ։
Midday, ած. Միջօրէական, միջօրէի, հասարակ աւուր։
Míddest միտտէսթ ած. Կարի միջին, միջին յոյժ։
Míddle միտըլ գ. Մէջ, մէջք, միջին մասն։
Míddle, ած. Միջին, միջակ, միջասահման. միջին, միջանկեալ։ — finger, միջամատն։
Míddle-aged միտըլ-էյճտ ած. Միջահասակ։
Míddlemost միտըլմօսթ ած. Միջին։
Míddling միտլին ած. Միջին, միջակ, միջասահման, չափաւոր։
Midge միճ գ. Մժեղ, մժիկ, մժղուկ։
Míd-heaven միտ-հէվըն գ. Մէջ կամ միջակէտ երկնից։
Mídland միտլէնտ ած. Միջերկրեայ. միջերկրական։
Mídleg միտլէկ գ. Կէս սրունից։
Mídmost միտմօսթ ած. Միջին, 'ի միջի։
Mídnight միտնայթ գ. Հասարակ գիշեր։
Mídnight, ած. Խոր գիշերոյ։
Mídriff միտրիֆ գ. Ստոծանի (Թաղանթ ինչ)։
Míd-sea միտ-սի գ. Միջերկրական ծով։
Mídshipman միտշիփմէն գ. Միջին պաշտօնեայ 'ի նաւի։
Midst միտսթ գ. Մէջ։ In the —, 'ի մէջ, 'ի միջի։
Midst, ած. Միջին, 'ի միջի։
Midstréam միտսթրի՛մ գ. Մէջ յորձանաց, գնացք ջուրց։
Mídsummer միտսըմմըր գ. Ամառնամէջք, հասարակած ամառան։
Mídway միտուէյ գ. Կէս ճանապարհի, միջին ճանապարհ։
Mídway, ած. Միջին։
Mídway, մ. Ի մէջ ճանապարհի, զճանապարհայն, յանցս, 'ի գնացս։
Mídwife միտուայֆ գ. Մանկաբարձ։
Mídwifery միտուիֆըրի գ. Մանկաբարձութիւն, պաշտօն ծնուցչի. նպաստ (յարատգրութիւն)։
Mídwinter միտուինթըր գ. Ձմեռնամէջք, հասարակած ձմեռան։
Mien մին գ. Տեսիլ, դէմք, կերպարան։
Might մայթ գ. Կար, կարողութիւն, զօրութիւն։ — and main, ամենայն զօրութիւն, վերջին ճիգն։
Might, Կատարեալ ժամանակ պակասաւոր May բայի։ If it — be, եթէ կարելի էր կամ հնար էր։
Míghtily մայթիլի մ. Հզօրագոյն, ազդօղաբար, մեծապէս, ուժգին, սաստիկ, քաջաբար, յոյժ, բազմօք։
Míghtiness մայթինէս գ. Մեծութիւն, կարողութիւն, բարձրութիւն։

Míghty մայթի ած. Հզօր, զօրաւոր, կարող, քաջ, մեծազօր. բազմաթիւ, ուժգին, բուռն. մեծ, յաղթ, ստուար, վիթխարի, անհնարին. վեհ, գերազանց, երեւելի. ազդու, զօրեղ:

Míghty, մ. Մեծապէս, յոյժ, կարի խիստ:

Migrátion մայկրէշըն գ. Չու, երթ, տեղափոխութիւն:

Milch միլչ ած. Կաթնաբեր, կաթնամատոյց, ստնտու:

Mild մայլտ ած. Քաղցր, հեզ, բարեբարոյ, հեզահամբոյր, ներող, մարդասէր, գթած. անոյշ, բարի, կակուղ, մեղմ, բարեխառն:

Míldew միլտիու գ. Ժանգ կամ դալուկն բուսոց եւ արմտեաց:

To Míldew, ե, ն. Հարկանել զբոյսս, ժանգահար առնել, ապականել:

Míldly մայլտլի մ. Քաղցրութեամբ, հեզութեամբ, մարդասիրապէս. մեղմով, հեզիկ, հեզաբար:

Míldness մայլտնէս գ. Քաղցրութիւն, հեզութիւն, մարդասիրութիւն:

Mile մայլ գ. Մղոն:

Mílestone մայլսթօն գ. Մղոնաքար:

Mílfoil միլֆօյլ գ. Հազարատերեւուկ:

Míliary միլիէրի ած. Կորեկանման, մանր, փոքրիկ:

Milíce միլիս գ. Զինուորութիւն, զօրք:

Mílitant միլիթէնթ ած. Զինուորեալ, մարտիկ, պատերազմող: — church, զինուորեալ եկեղեցի:

Mílitar, Mílitary միլիթէր, միլիթէրի ած. Զինուորական, մարտիկ, զօրաց, պատերազմական:

Milítia միլիշիա գ. Զինուորութիւն, զօր, զօրք:

Milk միլք գ. Կաթն. հեղուկ հանեալ ՚ի նշոյ, ծեծած նշոյ: — - maid, — - woman, կին կաթնավաճառ:

To Milk, ե, ն. Կթել. դիել:

Mílken միլքըն ած. Կաթնեղէն:

Milker միլքըր գ. Կթող:

Mílkiness միլքինէս գ. Որակութիւն կաթնեղէն, քաղցրութիւն:

Mílklivered միլքլիվըրտ ած. Փոքրոգի, երկչոտ, վեհերոտ, վատասիրտ:

Mílkman միլքմէն գ. Կաթնավաճառ:

Mílkpail միլքփէյլ գ. Դոյլ կաթին:

Mílkpan միլքփէն գ. Կաթնարան, անօթ կաթին:

Milkpóttage միլքփօթթիճ գ. Կերակուր կաթնեղէն, կաթնապուր:

Mílkscore միլքսքօր գ. Հաշիւ կաթին:

Mílksop միլքսօփ գ. Փափկասիրտ, կնամարդի, երկչոտ, վեհերոտ:

Mílktooth միլքթուլթ գ. Կաթնատամն:

Mílkthistle միլքթհիսըլ գ. Կաղնիջան (բոյս):

Mílktrefoil միլքթրիֆօյլ գ. Խոտ ինչ:

Mílkvetch միլքվէչ գ. Բոյս ինչ:

Mílkweed միլքուիտ գ. Տունկ ինչ:

Mílkwhite միլքհուայթ ած. Սպիտակ իբրեւ զկաթն, կաթնորակ:

Mílkwort միլքուըրթ գ. Ծաղիկ ինչ:

Mílky միլքի ած. Կաթնեղէն. կաթնանման, կաթնորակ. կակուղ, քաղցր, քընքուշ. մեղկ, վեհերոտ:

Mílky-way միլքի-ուէյ գ. Ծիր կաթին, յարդգող:

Mill միլ գ. Աղօրիք. երկան. մամուլ. անկան:

To Mill, ե, ն. Աղալ. մանրել, փշրել, լեսուլ. հարկանել կամ հատանել (դրամ):

Míll-cog միլքօկ գ. Ատամունք անուոյ:

Míll-dam միլտէմ գ. Սահանք աղօրեաց:

Míll-horse միլհօրս գ. Ձի աղօրեաց:

Millenárian միլլինէրիէն գ. Հազարամեան (աղանդաւոր):

Míllenary միլլինէրի ած. Հազարաւոր, հազար:

Milléննium միլլէննիըմ գ. Հազարամեանք (աղանդաւորք). հազարամեայ (ժամանակ), հազար ամ:

Milléննial միլլէննիէլ ած. Հազարամեան թագաւորութեան:

Mílleped միլլիփէտ գ. Նեպուկ:

Míller միլլըր գ. Աղացող, աղօրէպան:

Míller, գ. Ազգ ճանճի:

Míller's-thumb միլլըրզ-թհըմ գ. Ձուկն ինչ գետոյ:

Millésimal միլլէսիմըլ ած. Հազարերորդ:

Míllet միլլիթ գ. Կորեակ. ձուկն ինչ:

Mílliner միլլինըր գ. Յօրինիչ, վաճառական նորաձեւ իրաց:

Míllion միլլիըն գ. Միլիոն, հազարք հազարաց. բազումք, հազարաւորք:

Míllionth միլլիընթհ ած. Միլիոներորդ:

Míllmountains միլմաունթէյնս գ. Խոտ ինչ:

Míllstone միլսթօն գ. Երկանաքար:

Míllteeth միլթիթհ գ. Կզակական ատամունք, սեղանատամունք, աղօրիք:

Milt միլթ գ. Սերմն արու ձկանց. փայծաղն:

To Milt, ե, ն. Բեղնաւորել զձկունս:

Mílter միլթըր գ. Արու ձուկն:

Míltwort միլթուըրթ գ. Խոտ ինչ:

Mime մայմ գ. Միմոս, ծաղրածու, խեղկատակ, դերասան:

To Míme, ե, չ. Խեղկատակել, առնել միմոսութիւն:

Mímer մայմըր գ. Միմոս, խեղկատակ, ծաղրածու:

Mímic միմիք գ. Միմոս, խեղկատակ, ծաղրածու: [կան:

Mímic, ած. Միմոսական, դերասանա-

To Mímic, բ, ն. Կեղծել, ձևացուցանել, խեղկատակել:

Mímical միմիքըլ ած. Միմոսական, դերասանական:

Mímically միմիքըլլի մ. Միմոսաբար:

Mímicry միմիքրի գ. Միմոսութիւն, դերասանութիւն, խեղկատակութիւն:

Mimógrapher միմօ՛կրէֆըր գ. Յօրինող ծաղրաշարժ կատակերգութեան:

Minácious մինէ՛շըս ած. Յոխորտ, սպառնական:

Minácity մինէ՛սիթի գ. Խրոխտանք, սպառնալիք:

Mínatory մինէթըրի ած. Խրոխտ, սպառնական, սպառնալեաց:

To Mince մինս բ, ն. Մանր հատանել, յօշել, կոտրատել, մանրել, բրդել. կրճատել, յապաւել, սեթևեթել, արուեստակել, պաճուճել. զգուշաւորին խօսել, նազաբանել, ծեքաբանել:

To Mince, բ, չ. Սիգաճեմ ընթանալ. նազաբանել, ծեթևեթել:

Míncingly մինսինկլի մ. Մանր մանր, 'ի մասունս ինչ, հարևանցի, ոչ լիով:

Mind մայնտ գ. Միտք. յիշողութիւն, ուշ, յիշատակ. սիրտ, կամք, խորհուրդ, կարծիք, հաճոյք, յօժարութիւն:

To Mind, բ, ն. Միտ դնել, ուշ ունել, փոյթ ունել. զգուշանալ, անսալ. յուշ ածել, յիշեցուցանել, յիշատակել:

To Mind, բ, չ. Ունել միտս կամ կամս, յօժարիլ:

Minded մայնտէտ ած. Որ ունի կամս, յօժարեալ, հակամէտ: High- –, բարձրամիտ, ամբարտաւան: Low- –, նուաստամիտ, փանաքիմիտ:

Mindful մայնտֆուլ ած. Մտադիր, զգուշաւոր, փութաջան. անմոռաց, որ յիշատակէ կամ յուշ ածէ:

Mindfully մայնտֆուլլի մ. Մտադրութբ, խնամով, ուշի ուշով:

Mindfulness մայնտֆուլնէս մ. Մտադրութիւն, ուշ, խնամ, զգուշութիւն:

Mindless մայնտլէս ած. Անմտադիր, անփոյթ, անզգոյշ, մոռացեալ, որ մոռանայ. անբան, անզգայ. անմիտ, անխմատ, անհանճար:

Mind-stricken մայնտ-ստրիքըն ած. Յորդորեալ, յօժարական:

Mine մայն գ. Բովք, հանք, մետաղք. ական: – - dial, կողմնացոյց բովագործի:

Mine, դեր. Իմ, իմս, իմք, իմոց:

To Mine, բ, ն. Փորել, ական հատանել:

Míner մայնըր գ. Բովագործ, մետաղահան. ականահատ, ականագործ:

Míneral մինըրըլ գ. Հանք, հանքանիւթ, մետաղ:

Míneral, ած. Հանքային, հանքանիւթ:

Míneralist մինըրըլիսթ գ. Հանքագէտ, հանքաբան: [բան:

Minerálogist մինըրէ՛լօճիսթ գ. Հանքա-

Minerálogy մինըրէ՛լօճի գ. Հանքաբանութի:

Mínever մինիվըր գ. Մորթ սպիտականիշ. հիւսիսական (սկիւռ):

Míngle մինկլ գ. Խառնուրդ, խառնումն, խառնակութիւն:

To Míngle, բ, ն. Խառնել, զանգել, բաղադրել, միաւորել. խառնակել, շփոթել:

To Míngle, բ, չ. Խառնիլ, միանալ, խառնակիլ:

Míngler մինկլըր գ. Խառնող, խառնակող:

Míniature մինյըչիուր գ. Կիսանկար, մանրանկար. փոքրիկ նկար կամ պատկեր:

Mínikin մինիքին ած. Մանր, փոքր, փոքրիկ:

Mínikin, գ. Ազգ ինչ մանրիկ գնդասեղան:

Mínim մինիմ գ. Թզուկ, գաճաճ:

Mínimum մինիմըմ գ. Փոքրագոյն աստիճան կամ չափ:

Mínion մինյըն գ. Սիրելի, մտերիմ, շնորհաւոր, ազնիւ, սիրուն:

Mínious մինյըս ած. Կարմիր, կարմրափայլ, որդան:

To Mínish մինիշ բ, ն. Նուազեցուցանել, պակասեցուցանել:

Mínister մինիսթըր գ. Պաշտօնեայ, սպասաւոր. հրամանատար, գործակալ. հազարապետ արքունեան. պաշտօնեայ սեղանոյն, երէց, քահանայ. մատակարար:

To Mínister, բ, ն. Տալ, շնորհել, ընծայել, մատուցանել, մատակարարել:

To Mínister, բ, չ. Պաշտել, սպասաւորել, ծառայել, կալ 'ի սպասու. դեղ կամ դարման մատուցանել. ընուլ զպէտս, 'ի թիկունս հասանել:

Ministérial մինիսթէ՛րիըլ ած. Սպասաւորութեան, սպասու, ծառայական. արքունեկից, սատար. քահանայական պաշտաման. պաշտօնէից:

Ministérially մինիսթէ՛րիըլլի մ. Իբրև պաշտօնեայ կամ սպասաւոր, ծառայաբար:

Ministery մինիսթըրի գ. Պաշտօն, սպասաւորութիւն: Տես Ministry.

Ministral մինիսթրըլ ած. Պաշտօնէի, պաշտաման:

Ministrant մինիսթրընթ ած. Պաշտօնեայ, սպասաւոր, պաշտօնատար:

Ministrátion մինիսթրէ՛շըն գ. Պաշտօն, սպասահարկութիւն, սպասաւորութիւն,

որբանեկութիւն, միջնորդութիւն, ձեռն, մատակարարութիւն:

Mínistry մինիսթրի գ. Պաշտօն, սպասաւորութիւն, սպաս. սպասահարկութիւն. սպաս պաշտաման, պաշտօն քահանայական, քարոզութիւն. պաշտօնատարութիւն, հրամանատարութիւն, գործակալութիւն. միջնորդութիւն, որբանեկութիւն. պաշտօնեայք, սպասաւորք, պաշտօնակալք. պէտք, գործառնութիւն, գործ:

Mínium մինիըմ գ. Նօթ:

Mínnow միննօ գ. Ձուկն ինչ փոքրիկ:

Mínor մայնըր գ. Կրսեր, մանուկ հասակաւ. փոքրագոյն կամ երկրորդ նախադասութիւն ձեռնարկութեան:

Mínor, ած. Փոքր, փոքրիկ, թեթև, դոյզն, նուազ. փոքրագոյն, սակաւագոյն:

To Mínorate մայնօրէյթ բ, ն. Փոքրկացուցանել, նուազեցուցանել:

Minorátion մինօրէյշըն գ. Փոքրկութիւն, նուազութիւն, թեթևութիւն:

Minórity մինօրիթի գ. Կրսերութիւն. նուազութիւն, սակաւութիւն:

Mínotaur մինօթօր գ. Մարդացուլ:

Mínster մինսթըր գ. Վանք, միաբանութիւն եկեղեցականաց, մայր եկեղեցի:

Mínstrel մինսթրէլ գ. Երաժիշտ, նուագածու:

Mínstrelsy մինսթրէլսի գ. Երաժշտութիւն, նուագ, ձայն նուագարանաց. նուագածուք, երաժիշտք, երգեցողք, արուեստականք:

Mint մինթ գ. Անանուխ:

Mint, գ. Դրամանոց. գործարան կամ տեղի հնարից:

To Mint, բ, ն. Դրամ հատանել. հնարել, ճարտարել, դատել:

Míntage մինթէճ գ. Կնիք, պատկեր, գիր դրամոյ. սակ դրամահատութեան:

Mínter մինթըր գ. Դրամահար, դրամահատ, դրամակոփ:

Míntman մինթմէն գ. Դրամագէտ, քաջ դրամահար:

Míntmaster մինթմասթըր գ. Ոստիկան դրամանոցի. գտակ, ճարտար, գտիչ, հեղինակ:

Mínuet մինիուէթ գ. Ազգ ինչ կաքաւու ոտից:

Mínum մինըմ գ. Տեսակ ինչ գրոյ տպագրութեան. խազ ինչ երաժշտական:

Minúte մինիուտ ած. Մանր, մանրիկ, փոքրիկ, նուրբ, նուազ, դոյզն. անանուն, անպիտան, գուզնաքեայ:

Mínute մինիթ գ. Վայրկեան, րոպէ. մանրամասն. նախագիր, նախարտակ:

To Mínute, բ, ն. Յօրինել զնախագիր գրուածոյն:

Mínute-book մինիթ-պուք գ. Նախարտակագիր, առժամեայն գրուածք:

Mínute-glass, Mínute-watch մինիթ-կլէս, մինիթ-ուօչ գ. Վայրկենացոյց ժամացոյց:

Minútely մինիուտլի մ. Մանրամասն, մի ըստ միոջէ, ճշգիւ:

Mínutely մինիթլի մ. Ի մէն մի վայրկեան:

Minúteness մինիուտնէս գ. Փոքրութիւն, մանրութիւն, նուազութիւն:

Minx մինքս գ. Մանկամարդ լիրբ, օրիորդ յանձնապաստան կամ յանդուգն:

Míracle միրէքըլ գ. Նորանշան կամ սխրալի ինչ, զարմանալիք. սքանչելիք:

Miráculous միրէքիուլըս ած. Սքանչելի, հրաշալի, սխրալի, զարմանալի:

Miráculously միրէքիուլըսլի մ. Սքանչելապէս, հրաշապէս:

Miráculousness միրէքիուլըսնէս գ. Սքանչելութիւն:

Mire մայր գ. Տիղմ, շաղախ, սիկ, մօր, կաւ:

Mire, գ. Մրջիւն:

To Mire, բ, ն. Տղմաշաղախ առնել, շաղախել, աղտեղել:

Míriness մայրինէս գ. Աղտեղութիւն, շաղախումն:

Mirk, Mírksome մըրք, մըրքսըմ ած. Մթին, ստուերամած, խաւարչտին, անլոյս:

Mírksomeness մըրքսըմնէս գ. Մթութիւն:

Mírror միրրըր գ. Հայելի. օրինակ, գաղափար:

Mírror-stone միրրըր-սթօն գ. Քար ինչ թափանցիկ:

Mirth մըրթհ գ. Զուարթութիւն, ցնծութիւն, բերկրութիւն, հրճուանք:

Mírthful մըրթհֆուլ ած. Զուարթագին, ցնծալից, խրախալի. բերկրապատար:

Mírthless մըրթհլէս ած. Տխուր, տրտում, թախծագին:

Míry մայրի ած. Տղմալից, սկախառն, աղմուտ:

Mis միս. Բաղադրական մասնիկ՝ եղծական կամ վատթարացուցիչ:

Misacceptátion միսէքսէփթէյշըն գ. Թիւր կամ 'ի թիւր միտս առումն:

Misadvénture միսէտվէնչիուր գ. Դժբաղդութիւն, ձախորդութիւն, չարիք, աղէտ:

Misadvéntured միսէտվէնչիուրտ ած. Թշուառ, ձախորդ, դժբաղդ, աղետալի:

Misadvísed միսէտվայզտ ած. Անզգոյշ, անխոհեմ:

Misaímed միսէյմտ ած. Ոչ ուղիղ համարեալ, թիւր:

Mísanthrope, Misánthropos միսէնթհրօփ, միսէնթհրօփօս ած. Մարդատեաց:

Misánthropy միսէնթհրօփի գ. Մարդատեցութիւն:

Misapplicátion միսէփփլիքէյշըն գ. Զարաչար կամ Թիւր գործածութիւն։

To Misapply' միսէփփլայ բ, ն. Զարաչար վարել։

To Misapprehénd միսէփփրիհէնտ բ, ն. Ոչ բարւոք կամ Թիւր իմանալ, վրիպիլ, 'ի Թիւր միտս առնուլ։

Misapprehénsion միսէփփրիհէնշըն գ. Ոչ ուղիղ կամ Թիւր ըմբռնումն, սխալ իմացումն, վրիպակ։

To Misascríbe միսէսքրայպ բ, ն. Սուտ Թէ կամ վրիպակաւ ընծայել։ [նշանակել։

To Misassígn միսէսսայն բ, ն. Ոչ ուղիղ

To Misbecóme միսպիքըմ բ, ն. Ոչ պատշաճել, անվայելուչ կամ անպատշաճ լինել։

Misbegót, Misbegótten միսպիկօթ, միսպիկօթթըն ած. Անհարազատ, պոռնկորդի։

To Misbeháve միսպիհէյվ բ, չ. Վատթարանալ, ոչ բարւոք գնալ։

Misbeháved միսպիհէյվտ ած. Վատթար, անխրատ, խեռ, անկիրթ, անսաստ։

Misbeháviour միսպիհէյվիըր գ. Վատթարութիւն, խառնագնաց, չարաչար կամ անուղղայ կեանք, անխրատութիւն։

Misbelíef միսպիլիֆ գ. Անհաւատութի՛, մոլորութիւն հաւատոյ։

Misbelíever միսպիլիվըր գ. Անհաւատ, մոլորեալ 'ի հաւատս։

To Miscál միսքօլ բ, ն. Սխալիլ յանուանակոչութեան, Թիւր կամ վրիպակաւ անուանել։

To Miscálculate միսքէլքիուլէյթ բ, ն. Վրիպիլ 'ի հաշիւն։

Miscárriage միսքէրրիճ գ. Սխալանք, վրիպակ, յանցանք, մոլորութիւն. դժբաղդութիւն, վնաս, կորուստ, անյաջողութի. վիժումն։

To Miscárry միսքէրրի բ, չ. Վրիպիլ 'ի դերև ելանել, կորուսանել. նաւաբեկ լինել, ընկղմիլ. վիժել։

To Miscást միսքէսթ բ, ն. Սխալիլ 'ի հաշիւն, վրիպակաւ հաշիւ առնել։

Miscelláne միսսէլլէյն գ. Ցորեան խառնեալ ընդ հաճարոյ։

Miscelláneous միսէլլէնիըս ած. Խառն, խառնուածոյ, խառնիխուռն։

Miscelláneousness միսէլլէնիըսնէս գ. Խառնափնդորութիւն, խառն 'ի խուռն բաղդրութիւն։

Míscellany միսէլլընի գ. Խառնուրդ, խառնուածոյ ինչ, ժողովածոյ կամ հաւաքածոյ գիրք, ամկիփորիկ։

Míscellany, ած. Խառն, խառնիխուռն, խառնափնդոր։

Mischánce միսչէնս գ. Դժբաղդութիւն, աղէտք, վնաս, չարիք։

Míschief միսչիֆ գ. Վնաս, չարիք, անիրաւութիւն, զրկանք, չարութի. Թշուառութիւն, աղէտք։

To Míschief, բ, ն. Վնասել, չարիս գործել, անիրաւել, զրկել, յանցանել։

Míschiefmaker միսչիֆմէյքըր գ. Վնասակար, խռովարար։

Míschievous միսչիվըս ած. Չար, վնասակար, ապականիչ, եղծիչ, ժանտ, մահաբեր, կորստական. անզգամ, չարագործ, անիրաւ։

Míschievously միսչիվըսլի մ. Զարաչար, չարութեամբ, անիրաւութի՛, զրկանօք։

Míschievousness միսչիվըսնէս գ. Չարութիւն, անզգամութի. վնաս, անիրաւու՛։

Míscible միսիպլ ած. Խառնելի։

Miscitátion միսսայթէյշըն գ. Թիւր կամ սուտ վկայութիւն։

To Miscíte միսսայթ բ, ն. Վրիպակաւ կամ սուտ Թէ յառաջ բերել, ընդ խաբս վկայ կոչել։

Miscláim միսքլէյմ գ. Անիրաւ պահանջումն, անարժան խնդիր։

Miscomputátion միսքըմփիութէյշըն գ. Թիւր կամ վրիպակ հաշիւ, սխալանք։

Misconcéit, Misconcéption միսքընսիթ, միսքընսէփշըն գ. Սուտ կամ մոլար կարծիք, վրիպակ կամ մոլար ծանօթութիւն, սխալանք, խաբէք, մոլորութիւն մտաց։

To Misconcéive միսքընսիվ բ, ն. Ունել մոլար կարծիս, սխալիլ 'ի միտս, մոլորիլ։

Miscónduct միսքօնտըքթ գ. Վատթարութիւն, եղծումն, մոլորութիւն։

To Misconduct միսքընտըքթ բ, ն. Զարաչար վարել կամ անցուցանել, ապականել, եղծանել, կորուսանել։

Misconjécture միսքընճէքչիուր գ. Թիւր կամ վրիպակ կարծիք։

To Misconjécture, բ, ն. Ոչ ուղիղ գուշակել կամ կշռադատել։

Misconstrúction միսքընսթրըքշըն գ. Թիւր մեկնութիւն, մոլար իմաստ։

To Miscónstrue միսքօնսթրիու բ, ն. Թիւր կամ չարաչար մեկնել, Թիւրել, կամակորել, ծեքել զբանս։

To Míscount միսքաունթ բ, ն. Վրիպիլ 'ի հաշիւն, ոչ ուղիղ 'ի Թիւ արկանել։

Míscreance, Míscreancy միսքրիէնս, միսքրիէնսի գ. Անհաւատութիւն, մոլար կրօնք, անկրօնութիւն։

Míscreant միսքրիէնթ գ. Անհաւատ, մոլորեալ 'ի հաւատս. անկրօն, անզգամ։

Miscréate, Miscreáted միսքրիէյթ, միսքրիէյթէտ ած. Տխեղծ, այլանդակ, խաթարեալ, անհեթեթ, հրեշաւոր։

Misdéed միստիտ գ. Չարիք, չարագոր-

ծութիւն, մեղք, յանցանք։

To Misdéem միստի՛մ բ, ն. Ի կարծ դատել, սխալել, յանցանել։

To Misdeméan միստիմի՛ն բ, ն. Չարաչար վարիլ, յանցանել, վնասել։

Misdeméanor միստիմի՛նըր գ. Չարաչար վարումն, յանցանք, մեղք, անիրաւութիւն, վնաս։

To Misdó միստո՛ւ բ, ն. Չարաչար գործել, չարիս գործել, յանցանել։

To Misdó, բ, չ. Սխալիլ, մեղանչել, յանցանել։

Misdóer միստո՛ւըր գ. Չարագործ, յանցաւոր, վնասապարտ։

Misdóing միստո՛ւինկ գ. Չարագործութիւն, չարիք, մեղք, յանցանք։

Misdóubt միստա՛ուտ գ. Խէթ, կասկած չարեաց. երկմտութիւն, վարանումն։

To Misdóubt, բ, ն. Կասկածել, խիթալ ընդ չարիս։

Mise մայզ գ. Ելք կամ ծախք (բառ իրաւագիտաց)։

To Misemplóy միսէմփլո՛յ բ, ն. Չարաչար վարել կամ 'ի կիր արկանել, վատնել, ծախել, կորուսանել։

Misemplóyment միսէմփլո՛յմէնթ գ. Չարաչար գործածութիւն, վատնումն, կորուստ։

Míser մա՛յզըր գ. Թշուառ, ողորմելի, տառապեալ, հեգ, գծուծ. կծծի, կարկամ, ագահ։

Míserable մի՛զըրէպլ ած. Ողորմելի, հեգ, թշուառ, տառապեալ. գծուծ, անպիտան. կծծի, ագահ։

Míserableness մի՛զըրէպլնէս գ. Հիգութիւն, թշուառութիւն, աղէտք։

Míserably մի՛զըրէպլի մ. Թշուառաբար, ողորմագին. գծծաբար, նուաստաբար. կծծութեամբ, ագահութեամբ։

Mísery մի՛զըրի գ. Թշուառութիւն, տառապանք, աղէտ, չարիք. կարօտութիւն, չքաւորութիւն. կծծութիւն, ագահութիւն։

To Misfáshion միսֆէ՛շըն բ, ն. Ոչ բարւոք գործել, եղծանել, ապականել։

Misfórtune միսֆո՛րչուն գ. Դժբաղդութիւն, ձախորդութիւն, աղէտք, չարիք, տառապանք։

To Misgíve միսկի՛վ բ, ն. Երկեւցուցանել, կասկած արկանել։ My heart –s me, խիթամ, կասկածիմ, երկնչիմ։

To Misgóvern միսկը՛վըրն բ, ն. Չարաչար վարել, ոչ բարւոք անտեսել։

Misgóvernment միսկը՛վըրնմէնթ գ. Ոչ բարւոք կառավարութիւն կամ անտեսութիւն. չարաչար գործածութիւն. անկարգութիւն։

Misguídance միսկա՛յտէնս գ. Մոլար առաջնորդութիւն, մոլորութիւն, խոտորումն։

To Misguíde միսկա՛յտ բ, ն. Խոտորեցուցանել, թիւրել։

Misháp միսհէ՛փ գ. Դժբաղդութիւն, թշուառութիւն, աղէտ, չարիք, տառապանք։

Míshmash մի՛շմէշ գ. Խառնուրդ, խառնակութիւն (բառ ռամկաց)։

To Misinfér միսինֆէ՛ր բ, ն. Չարաչար իմաստասիրել, ոչ բարւոք մակաբերել։

To Misinfórm միսինֆո՛րմ բ, ն. Այլ ընդ այլոյ պատմել, ոչ բարւոք ծանուցանել, խաբել սուտ բանիւք։

Misinformátion միսինֆորմէ՛շըն գ. Մոլար ծանօթութիւն, պատիր կամ այլ ընդ այլոյ բանք։

To Misintérpret միսինթէ՛րփրէթ բ, ն. Ոչ ուղիղ թարգմանել, չարաչար կամ 'ի թիւրն մեկնել, թիւրել, կամակորել։

To Misjóin միսճո՛յն բ, ն. Ոչ բարւոք յարել, ոչ 'ի դէպ պատշաճել։

To Misjúdge միսճը՛ճ բ, ն. Ոչ ուղիղ կամ 'ի կարծ դատել, չարաչար դատել։

To Misláy միսլէ՛յ բ, ն. Ոչ ուղիղ արկանել կամ դնել 'ի վերայ։

Misláyer միսլէ՛յըր գ. Որ վրիպակաւ արկանէ, որ ոչ ուղիղ դնէ։

To Mísle միզլ բ, չ. Ցօղել, անձրեւել։

To Misléad միսլի՛տ բ, ն. Ոչ ուղիղ առաջնորդել, թիւրել, մոլորեցուցանել, խաբել, պատրել։

Misléader միսլի՛տըր գ. Մոլար առաջնորդ, մոլորեցուցիչ, խոտորեցուցիչ։

Míslen մի՛սլըն գ. Ցորեան խառնեալ։

Mislíke միսլա՛յք գ. Տհաճութիւն, անհաճութիւն, դժուարութիւն, ատելութիւն։

To Mislíke, բ, ն. Ոչ հաճիլ, ոչ հաւանիլ, ոչ ախորժել։

Mislíker միսլա՛յքըր գ. Անհաւան, դժուարահաւան, ատեցող։

To Mislíve միսլի՛վ բ, չ. Ոչ բարւոք կեալ, չարաչար անցուցանել զկեանս։

To Mismánage միսմէ՛նէճ բ, ն. Ոչ բարւոք կամ չարաչար վարել։

Mismánagement միսմէ՛նէճմէնթ գ. Չարաչար վարումն, ոչ բարւոք անտեսութիւն։

To Mismátch միսմէ՛չ բ, ն. Ոչ բարւոք միաբանել կամ գտանել։

To Misnáme միսնէ՛յմ բ, ն. Այլ ընդ այլոյ անուանել, վրիպակաւ կամ ընդ խաբս կոչել, այլ անուն ընծայել։

Misnómer միսնո՛մըր գ. Վրիպակ անուան (բառ իրաւագիտաց)։

To Misobsérve միսօպզէ՛րվ բ, ն. Ոչ բարւոք կամ քաջ դիտել, վրիպել։

Misógamist միսո՛կէմիսթ գ. Որ ատէ զամուսնութիւն, որ խորշի յամուսնութենէ։

Misógyny միսո՛ճինի գ. Կնատեցութիւն։

Misórder միսօ՛րտըր գ. Անկարգութիւն, շփոթութիւն:

To Misórder, բ. ն. Անկարգացուցանել, խանգարել, ապականել, եղծանել, շփոթել:

Misórderly միսօ՛րտըրլի ած. Անկարգ, անվայելուչ, անօրէն:

To Mispénd միսփէ՛նտ բ. ն. Զարաչար կամ վայրապար ծախել, վատնել, շռայլել:

Mispénder միսփէ՛նտըր գ. Վատնիչ, շռայլ, շռայլս, անառակ:

Mispersuásion միսփըրսուէ՛յժըն գ. Սուտ կամ մոլար կարծիք, մոլորութիւն:

To Mispláce միսփլէ՛յս բ. ն. Խախտել, հանել ի տեղւոջէ, դնել յայլ տեղի:

To Misprise միսփրա՛յզ բ. ն. Սխալել, վրիպել. անգոսնել, արհամարհել:

Misprísion միսփրի՛ժըն գ. Նախատինք, անարգանք, արհամարհութիւն. սխալանք, վրիպակ, յանցանք. անհոգութիւն կամ զանցառութիւն (ըստ իրաւագիտաց):

To Mispropórtion միսփրօփօ՛րշըն բ. ն. Անհամեմատ գործել, յանդէպս յարել:

Mispróud միսփրա՛ուտ ած. Կարի խիստ ամբարտաւան:

To Misquóte միսքուօ՛տ բ. ն. Վրիպակաւ կոչել 'ի վկայութի, բերել սուտ վկայուն:

To Misrecíte միսրիսա՛յտ բ. ն. Ոչ յիշել ըստ ճշմարտութեանն:

To Misréckon միսրէ՛քըն բ. ն. Ոչ ուղիղ 'ի հաշիւ արկանել, սխալել 'ի հաշուի:

To Misreláte միսրիլէ՛յտ բ. ն. Ոչ ստուգութեամբ պատմել:

Misrelátion միսրիլէ՛յշըն գ. Ոչ հաւաստի պատմութիւն:

To Misremémber միսրիմէ՛մպըր բ. ն. Ոչ ուղիղ յիշատակել, սխալիլ 'ի միտս:

Misrepórt միսրիփօ՛րտ գ. Սուտ պատմութիւն կամ յիշատակութիւն, բանսարկութիւն, այլ ընդ այլոյ բանք:

To Misreport, բ. ն. Ստութեամբ յառաջ բերել, այլ ընդ այլոյ պատմել:

To Misrepresént միսրէփրիզէ՛նտ բ. ն. Ստութեամբ յանդիման առնել, այլ ընդ այլոյ ցուցանել կամ պատմել, թիւրել:

Misrepresentátion միսրէփրիզէնտէ՛յշըն գ. Այլ ընդ այլոյ կամ անիրաւ բանք, ստութիւն, խաբէութիւն, բանսարկութիւն:

Misrúle միսրու՛լ գ. Անկարգութի, շփոթ, աղմուկ, խառնակութիւն:

Miss միս գ. Տես Mistress. Մանկամարդ, օրիորդ. բոզ, պոռնիկ, հարճ:

Miss, գ. Կորուստ, զրկումն, վրիպումն, տուգանք. սխալանք, վրիպակ, յանցանք, մոլորութիւն. վնաս, անիրաւութիւն:

To Miss, բ. ն. և չ. Կորուսանել, թողուլ, զանց առնել, մոռանալ. զրկիլ, 'ի դերև ելանել, անկանիլ. պակասիլ, սխալիլ, վրիպիլ, մոլորիլ. ցուլիլ ընդ կորուստն:

Míssal մի՛սըլ գ. Պատարագամատոյց, խորհրդատետր:

To Missáy միսսէ՛յ բ. չ. Չարախօսել, բամբասել. թիւրս խօսել:

To Misséem միսսի՛մ բ. չ. Ստութք կամ կեղծեօք երեւիլ. ոչ պատշաճիլ, անդէպ կամ անվայելուչ լինել:

To Missérve միսսը՛րվ բ. ն. Ոչ բարւոք ծառայել:

To Missháре միսշէ՛յփ բ. ն. Տգեղացուցանել, անկերպարան առնել, գարշելի կամ անհեթեթ գործել:

Míssile մի՛սիլ ած. Դիւրաձիգ, ձգելի:

Míssion մի՛շըն գ. Առաքումն, առաքելութիւն, քարոզութիւն. առաքեալք, քարոզիչք. հրաժեշտ, արձակուրդ. ժողով, միաբանութիւն, դաշնակցութիւն:

Míssionary, Míssioner մի՛շընէրի, մի՛շընըր գ. Քարոզիչ:

Míssive մի՛սիվ ած. Առաքելի (նամակ). ձգելի (նետ կամ գեղարդն):

Míssive, գ. Նամակ առաքեալ. թղթաբեր, պատգամաւոր:

To Misspéak միսսփի՛ք բ. ն. Թիւր կամ վրիպակս խօսել:

To Misspéak, բ. չ. Վրիպել 'ի բանս:

Mist միստ գ. Մէգ, շամանդաղ, մառախուղ. ստուեր, մթութիւն:

To Mist, բ. ն. Մգամած առնել, աղօտացուցանել, նսեմացուցանել:

Mistákeable միստէ՛յքէպլ ած. Սխալական:

Mistáke միստէ՛յք գ. Սխալանք, վրիպակ, յանցանք, մոլորութիւն, պատրանք:

To Mistáke, բ. ն. Սխալել, վրիպել, յանցանել, փոխանակել, շփոթել զմին ընդ միւսոյն, ոչ բարւոք իմանալ զմիտս:

To Mistáke, բ. չ. Սխալիլ, մոլորիլ, խաբիլ, պատրիլ:

To be Mistáken, Սխալիլ, մոլորիլ, խաբիլ, պատրիլ:

Mistákingly միստէ՛յքինկլի մ. Ընդ խաբս, խաբանօք, մոլորութեամբ, վրիպակաւ, ստութեամբ:

To Mistáte միստէ՛յտ բ. ն. Ոչ ուղիղ կամ մոլորութեամբ կացուցանել:

To Mistéach միստի՛չ բ. ն. Մոլորութեամբ ուսուցանել, մոլորեցուցանել:

To Mistémper միստէ՛մփըր բ. ն. Վատթարացուցանել, խանգարել, ապականել, եղծանել:

To Mistérm միստը՛րմ բ. ն. Ոչ ուղիղ սահմանել:

To Misthínk միսթհի՛նք բ. ն. Այլ ընդ այլոյ խորհիլ. մոլորիլ, սխալիլ, չարիս խորհել:

To Mistíme միսթա՛յմ բ, ն. Յանդէպս կամ 'ի տարաժամու գործել:
Místiness միսթինէս գ. Մթութիւն:
Místion միշըն գ. Խառնուրդ:
Mistletóe միսըլթօ՛ գ. Տունկ խժաբեր:
Místlike միսթլայք ած. Իբրև մէգ, մառախլապատ, մըգամած:
Místress միսթրէս գ. Տիկին, տիրուհի, իշխանուհի. վարդապետուհի, ուսուցիչ. հարճ, հոմանի, սեղեխ, սիրուհի, սիրելի, տարփաւոր:
Mistrúst միսթրը՛սթ գ. Ոչ վստահութիւն, երկմտութիւն, կասկած, խէթ:
To Mistrúst, բ, ն. Ոչ վստահիլ, կասկածիլ, երկմտիլ, խիթալ:
Mistrústful միսթրը՛սթֆուլ ած. Անվստահ, կասկածոտ, կեղակարծ:
Mistrústfully միսթրը՛սթֆուլլի մ. Կասկածանօք, խեթիւ, յերկբայս:
Mistrústfulness միսթրը՛սթֆուլնէս գ. Անվստահութիւն, կասկածոտութիւն, կեղակարծութիւն:
Mistrústless միսթրը՛սթլէս ած. Անկասկած, վստահ, աներկեան:
Místy միսթի ած. Մըգամած, մառախլապատ, մթին, աղօտ, ստուերամած:
To Misunderstánd միսընտըրսթէ՛նտ բ, ն. Ոչ բարւոք իմանալ, թիւր ըմբռնել, ոչ առնուլ 'ի միտ:
Misunderstánding միսընտըրսթէ՛նտին գ. Անմիաբանութիւն կարծեաց, հակառակութիւն, գժտութիւն. սխալանք, յանցանք, մոլորութիւն:
Misúsage միսիո՛ւզէճ գ. Զարաշար գործածութիւն. խստութիւն, թշնամանք, լուտանք, բռնութիւն:
Misúse միսիո՛ւս գ. Զարաշար կիրառութի. նախատինք, թշնամանք, նշաւակութ:
To Misúse միսիո՛ւզ բ, ն. Զարաշար վարել կամ 'ի կիր արկանել, յումեկաս վարել. խստիւ վարել:
To Miswéen միսուի՛ն բ, չ. Ոչ հաւատալ, կասկածիլ, 'ի կարծ դառնել:
To Miswénd միսուէ՛նտ բ, չ. Թափառիլ, վտարանդի շրջիլ, մոլորիլ:
Mísy մա՛յսի գ. Հանք ինչ:
Mite մայթ գ. Երեխ, մժխնոյ, որդն, ճճի. քսաներորդ մասն միոյ գարեհատի. խեռնեց, լումայ. խուն ինչ, մանրիկ, կաթիլ:
Mitélla միթէ՛լլէ գ. Բոյս ինչ:
Míthridate միթրիտէյթ գ. Միհրդատեան թերիակէ կամ դեղթափ:
Míthridate mústard միթրիտէյթ մը՛սթըրտ գ. Տունկ ինչ:
Mítigant միթիկէնթ ած. Մեղմացուցիչ, կակղիչ:

To Mítigate միթիկէյթ բ, ն. Մեղմել, չափաւորել, դիւրացուցանել, նուազեցուցանել. կակղել, մեղմացուցանել. քաղցրացուցանել, հաշտեցուցանել. զովացուցանել:
Mitigátion միթիկէ՛շըն գ. Մեղմութիւն, չափաւորութիւն, թեթևութիւն:
Mítre մա՛յթըր գ. Միթր, խոյր, թագ, ապարօշ:
Mítre, Míter, գ. Եղանակ ինչ ագուցանելոյ զտախտակս ընդ միմեանս:
Mítred մա՛յթըրտ ած. Միթրաւոր, թագակիր, պսակաւոր:
Míttent միթթէնթ ած. Արձակող, առա[քող, մղող:
Míttens միթթինզ գ. Խոշոր թաթպան, ձեռնոց առանց մատանց:
Míttimus միթթիմըս գ. Հրաման բանտարգելութեան:
To Mix միքս բ, ն. Խառնել, խառնակել 'ի միասին, միաւորել, զանգել, բաղադրել. խառնակել, շփոթել:
To Mix, բ, չ. Խառնիլ, ընդխառնիլ, միա[նալ:
Míxen միքսըն գ. Աղբանոց, աղբեք:
Míxtion միքսչըն գ. Խառնուրդ, խառնուրդ, խառնուած:
Míxtly միքսթլի մ. Խառնմամբ, բաղադրութեամբ, խառն:
Míxture միքսչիւր գ. Խառնուրդ, խառնուած. խառնուրդ, զանգուած, բաղադրութիւն:
Mízmaze միզմէյզ գ. Բաւիղ, լաբիրինթ:
Mízzen միզզըն գ. Կայմն խելաց նաւու:
Mízzy միզզի գ. Ճախին, մօրատ:
Mnemónics նիմօնիքս գ. Կանոնք յիշողութեան:
Mo մօ. մ. Եւս, և ևս, այլ ևս:
Moan մօն գ. Հեծութիւն, ողբ, սուգ, կոծ, արտասուք:
To Moan, բ, ն. և չ. Արտասուել, ողբալ, աշխարել, կոծել:
Moat մօթ գ. Խրամ, փոս:
To Moat, բ, ն. Խրամով պատել, խրամ կամ փոս հատանել շուրջանակի:
Mob մօպ գ. Ամբոխ, խուժան, խառնիճաղանճ, ռամիկ. ղարդ ինչ գլխոյ կանանց:
To Mob, բ, ն. Ամբոխ կամ խռովութի յարուցանել, աղմկել, խռովել:
Móbbish մօ՛պպիշ ած. Ռամկական, գռեհկական, խուժանի:
Móbby մօ՛պպի գ. Ըմպելի ինչ ամերիկացւոց 'ի գետնախնձորոյ:
Móbile մօ՛պիլ գ. Խառնիճաղանճ, սինլքորք, ռամիկ, խաժամուժ ամբոխ:
Mobílity մօպիլիթի գ. Շարժականութի. թեթևութիւն, դիւրաշարժութիւն. խաժամուժ ամբոխ (ըստ ռամկաց). յողդողդութիւն, անհաստատութիւն:

To Móble մօ՛պըլ բ, ն. Զգեցուցանել ըստ ոսկւոյ կամ գլխարկաւ :

Mócho-stone մօ՛քօ-ստօն գ. Քար ինչ նըմանն ագաթի, քարաթուփ :

Mock մօք գ. Ծաղր, խաղ, այպն, կատակ, նշաւակ :

Mock, ած. Կեղծ, սուտ, առ երեւս, ընդ խաղ, ընդ կատակս :

To Mock, բ, ն. Այպանել, ծանակել. 'ի դերև հանել, ունայնացուցանել, խաբել, պատրել. անգոսնել, ծիծաղել, քամահել : [ծիծաղել :

To Mock, բ, չ. Ծաղր առնել, այպանել,

Móckable մօ՛քէպըլ ած. Ծիծաղելի, արժանի ծաղու, այպանելի :

Mócker մօ՛քըր գ. Այպանող, կատակող. խաբեբայ, պատրող :

Móckery մօ՛քըրի գ. Ծաղր, այպն, կատականք, խաղ. զուարճաբանութի, խեղկատակութիւն. մնոտիք, խաբէութիւն, պատրանք, կեղծիք :

Mócking-bird մօ՛քինկ-պըրտ գ. Թռչուն ինչ ամերիկոյ :

Móckingly մօ՛քինկլի մ. Ծաղու, ընդ խաղ, ընդ կատակս, արհամարհանօք :

Mócking-stock մօ՛քինկ-ստօք գ. Նշաւակ, այպն, ծաղր, կատակ :

Módal մօ՛տէլ ած. Եղանակաւոր :

Modálity մօտէ՛լիթի գ. Եղանակ, եղանակաւորումն, եղանակաւորութիւն :

Mode մօտ գ. Եղանակ. ատտիճան, կարգ, կանոն, չափ, կերպ. օրինակ, տարազ, սովոր. հանգամանք, զխարդն. ոճ, գնացք, սովորութիւն :

Módel մօ՛տէլ գ. Նախատիպ, գաղափար, տիպար, օրինակ, յարացոյց. չափ, կանոն. կաղապար :

To Módel, բ, ն. Յօրինել զգաղափարն, կերպարանել, ձեւացուցանել, ճարտարապետել, յօրինել :

Módeller մօ՛տէլլըր գ. Յօրինող գաղափարի, ճարտարապետ :

Móderate մօ՛տէրէյթ ած. Չափաւոր, մեղմ, բարեխառն, միջասահման. զգաստ, խոհական, պարկեշտ. բարեկարգ, պատշաճաւոր :

To Móderate, բ, ն. Չափաւորել, կանոնաւորել, բարեխառնել, մեղմել :

Móderately մօ՛տէրէթլի մ. Չափաւորապէս, չափով, միջասահման. մեղմով, հեզիկ :

Móderateness մօ՛տէրէթնէս գ. Չափաւորութիւն, բարեխառնութիւն :

Moderátion մօտէրէ՛շըն գ. Չափաւորութիւն, բարեխառնութիւն. հանդարտութիւն, խոհականութիւն. պարկեշտութի, սակաւապիտութիւն :

Moderátor մօտէրէ՛թըր գ. Չափաւորիչ, ուղղիչ. հանդարտեցուցիչ, խաղաղարար :

Módern մօ՛տըրն ած. Այժմեան, արդի, նոր, ըստ արդի սովորութեան. հասարակ, սովորական, սամիական :

Móderns մօ՛տըրնզ գ. Արդիք, նորք, արդի կամ նոր հեղինակք :

To Módernise մօ՛տըրնայզ բ, ն. Նորացուցանել, վերածել յոճ արդեաց :

Módernism մօ՛տըրնիզմ գ. Նորութիւն, խոտորումն յոճոյ նախնեաց :

Módernness մօ՛տըրննէս գ. Նորութիւն :

Módest մօ՛տիստ ած. Համեստ, պարկեշտ, ամօթխած. զգաստ, խոհական. չափաւոր, միջասահման :

Módestly մօ՛տիստլի մ. Համեստութեամբ, պարկեշտութեամբ, զգաստութեամբ. ցածութեամբ, հեզութեամբ. չափով, չափաւորապէս :

Módesty մօ՛տիստի գ. Համեստութիւն, պարկեշտութիւն, ամօթխածութիւն. հեզութիւն, ցածութիւն. զգաստութի, խոհականութիւն. չափաւորութիւն, բարեզարդութիւն :

Módesty-piece մօ՛տիստի-փիս գ. Քօղապատեն լանջազերդ զատտառակի կանանց :

Módicum մօ՛տիքըմ գ. Խուն ինչ, սակաւ մի, մասն ինչ, պատառ մի :

Modifíable մօտիֆա՛յէպըլ ած. Ընդունակ յեղանակութեան, այլայլելի, փոփոխելի :

Modíficable մօտի՛ֆիքէպըլ ած. Յեղանակելի, այլայլելի :

Modificátion մօտիֆիքէ՛շըն գ. Յեղանակութիւն, եղանակ, որպիսութիւն :

To Módify մօ՛տիֆայ բ, ն. Յեղանակել, կերպաւորել. չափաւորել, մեղմել :

Modíllion, Modíllon մօտի՛լիըն գ. Մոյթ ինչ ճարտարապետական :

Módish մօ՛տիշ ած. Ըստ արդի սովորութե :

Módishly մօ՛տիշլի մ. Ըստ այժմու կամ նորոգ սովորութեան :

Módishness մօ՛տիշնէս գ. Նորասիրութի :

To Módulate մօ՛տիուլէյթ բ, ն. Եղանակաւորել (զձայնն կամ զնուագս նուագարանին). ներդաշնակաւորել, գեղգեղել :

Modulátion մօտիուլէ՛շըն գ. Եղանակ կէտ եղանակումն (ըստ երաժշտաց). ներդաշնակութիւն, եղանակաւորութիւն, քաղցրաձայնութիւն :

Módulator մօ՛տիուլէթըր գ. Եղանակաւորիչ ձայնի, ձայնարկու :

Módule մօ՛տիուլ գ. Տիպար, նախատիպ, գաղափար, կաղապար :

Módus մօ՛տըս գ. Չափ ինչ տրոց :

Módwall մօ՛տուօլ գ. Փայտփոր (թռչուն):

Moe մօ ած. Բազում, աւաւել :

Móhair մօ՛հէյր գ. Յմխի 'ի ստեւոյ ուղտու կամ այլոց կենդանեաց:

Mohámmedan մօհա՛մմէտըն գ, և ած. Մահմետական:

Moháwk մօհօ՛ք գ. Գազանաբարոյ, մորդախոշոշ, բարբարոս:

Móidered մօ՛յտըրտ ած. Աղացեալ, մանրեալ, փշրեալ:

Móidore մօ՛յտօր գ. Դահեկան ինչ լուսիտանացւոց (որ արժէ 34 Ֆր.):

Móiety մօ՛յէթի գ. Կէս, կէս մասն, կիսամասն:

To Moil մօյլ բ, ն. Տղմաշաղախ առնել, աղտեղել, շաղախել. աշխատ առնել, պարտասեցուցանել:

To Moil, բ, չ. Ծաղախիլ աղմով. աշխատ լինել, տաժանիլ:

Moist մօյսթ ած. Խոնաւ, տամուկ, գէճ, թացեալ. հիւթալից, հիւթեղ:

To Moist, to Móisten մօյսթ, մօ՛յսըն բ, ն. Խոնաւացուցանել, տամկացուցանել, թանալ, թրջել:

Móistener մօ՛յսնըր գ. Խոնաւացուցիչ, տամկացուցիչ:

Móistness մօ՛յսթնէս գ. Խոնաւութիւն, տամկութիւն, գիճութիւն:

Móisture մօ՛յսչիուր գ. Խոնաւութիւն, գիճութիւն, տամկութիւն:

Mokes of a net մօ՛քս օվ էյ նէթ գ. Դատարկ ծակք ուռկանի:

Móky մօ՛քի ած. Ամպամած, մթին, թանձրամած, մթագին:

Molásses մօլա՛սիզ գ. Ծարաք 'ի մրրոյ շաքարի:

Mole մօլ գ. Անհկար ստղին յարդանդի, զանգուած. պիսակ կամ նիշ 'ի մարմնի. ամբարտակ նաւահանգստից, թումբ ափանց. խլուրդ:

Mólebat մօ՛լպէթ գ. Ձուկն ինչ:

Mólecast մօ՛լքէսթ գ. Հողակոյտ խլրդից:

Mólecatcher մօ՛լքէչըր գ. Որսորդ խլրդից:

Mólehill մօ՛լհիլ գ. Հողակոյտ խլրդից:

To Molést մօլէ՛սթ բ, ն. Տառապեցուցանել, չարչարել, ձանձրոյթ արկանել:

Molestátion մօլէսթէ՛յշըն գ. Տառապանք, նեղութիւն, ձանձրութիւն:

Moléster մօլէ՛սթըր գ. Տառապեցուցիչ, նեղիչ, ձանձրացուցիչ:

Móletrack մօ՛լթրէք գ. Հետք խլրդից ընդ երկրաւ: [warp.

Mólewarp մօ՛լուօրփ գ. Խլուրդ: Տ. Mould-

Móllient մօ՛լլիէնթ ած. Կակղիչ:

Móllifiable մօ՛լլիֆայէպլ ած. Կակղելի:

Mollificátion մօլլիֆիքէ՛յշըն գ. Կակղումն, կակղութիւն. ամոքումն, հանդարտութի, հեզութիւն, մեղմութիւն:

Móllifier մօ՛լլիֆայըր գ. Կակղիչ, մեղմացուցիչ. հանդարտեցուցիչ, ամոքիչ:

To Móllify մօ՛լլիֆայ բ, ն. Կակղել, մեղմել. ամոքել, հանդարտեցուցանել, ցածուցանել. քաղցրացուցանել, թեթևացուցանել: [to Melt բայի:

Mólten մօ՛լթըն. Անցեալ ընդունելութի

Móly մօ՛լի գ. Խատոր վայրի: [ոք:

Mome մօմ գ. Ապուշ կամ թանձրամիտ

Móment մօ՛մէնթ գ. Յարգ, պիտանութիւն, կարևորութիւն, օգուտ, ձեռնարկութիւն. ազդուութիւն, զօրութիւն, ոյժ. վայրկեան, րոպէ, վայր, կէտ, պահ:

Moméntally մօմէ՛նթէլլի մ. Վայրկեան մի, առ վայր մի:

Momentáneous, Mómentany մօմէնթէ՛նիըս, մօ՛մէնթէնի ած. Վայրկենական, րոպէական, առժամայն, վաղանցիկ, անցաւոր:

Mómentary մօ՛մէնթէրի ած. Վայրկենական, րոպէական, վաղանցիկ:

Moméntous մօմէ՛նթըս ած. Մեծ, կարևոր, երևելի, պիտանի յոյժ:

Mómmery մը՛մըրի գ. Մխմսութիւն, խեղկատակութիւն, խաղք:

Mónachal մօ՛նէքէլ ած. Միանձնական, վանական, կրօնաւորական:

Mónachism մօ՛նէքիզմ գ. Կրօնաւորութիւն, վիճակ միանձնական:

Mónad, Mónade մօ՛նէտ գ. Մոնադ, միութիւն, միակ:

Mónarch մօ՛նարք գ. Միապետ, ինքնակալ, միահեծան տէր. առաջնորդ, պետ, իշխան, տէր:

Monárchal մօնա՛րքէլ ած. Միապետական, արքայական, տիրական:

Monárchical մօնա՛րքիքէլ ած. Միապետական իշխանութեան:

To Mónarchise մօ՛նարքայզ բ, չ. Ձևանալ իբրև զմիապետ կամ միահեծան տէր:

Mónarchy մօ՛նարքի գ. Միապետութիւն, միահեծան իշխանութիւն, ինքնակալութի:

Mónastery մօ՛նէսթըրի գ. Մենաստան, վանք:

Monástic, Monástical մօնէ՛սթիք, մօնէ՛սթիքէլ ած. Միանձնական, միակեցական, կրօնաւորական:

Monástically մօնէ՛սթիքէլլի մ. Իբրև կրօնաւոր կամ միանձն, միակեցական վարուք:

Mónday մը՛նտի գ. Երկուշաբաթի:

Móney մը՛նի գ. Դրամ, դահեկան, արծաթ, փող:

Móneybag մը՛նիպէկ գ. Քսակ արծաթոյ:

Móneybox մը՛նիպօքս գ. Արկղիկ դրամոց:

Móneychanger մը՛նիչէնճըր գ. Լումայափոխ, վաճառական դրամոց:

Móneyed մընիտ ած. Մեծադանձ, հարուստ, բաղմահարուստ, ընչեղ. մեծատուն, ընչաւէտ։

Móneyer մընիյըր գ. Արծաթավաճառ, սեղանաւոր. դրամահատ, դրամահատր։

Móneyless մընիլէս ած. Անարծաթ, անստացուած, աղքատին։

Móneymatter մընիմէթթըր գ. Հաշիւ դրամոց պարտատեաւն և պարտապանին։

Móneyscrivener մընիսքրիվնըր գ. Դրամաժողով, որ ուրի զհամար դրամոց։

Móneysworth մընիզուըրթհ գ. Մեծագին ինչ, որ արժէ։

Móneywort մընիուըրթ գ. Ախլախնձոր (բոյս)։

Móngcorn մընկքորն գ. Ցորեան խառնեալ, խառնուրդ ցորենոյ։

Mónger մընկըր գ. Վաճառական։ Fish- -, ձկնավաճառ։ News - -, վաճառող նորալուրց։ Whore - -, բոզարած, կաւատ, անառակ, լկտի։

Móngrel մընկրէլ ած. Խառնեալ, այլայլախառն, ծնեալ յերկատեսակ կենդանեաց (որպէս ջորի), անհարազատ, խառնածին։

Móniment մօնիմէնթ գ. Յիշատակարան։

To Mónish մօնիշ բ, ն. Ազդել, ազդ առնել, խրատել։

Monítion մօնիշըն գ. Ազդումն, ծանօթութիւն. ազդարարութիւն, խրատ։

Mónitor մօնիթըր գ. Ազդարար, խրատու, յիշեցուցանող, խորհրդակից։

Mónitory մօնիթըրի ած. Ազդարարող, խրատական, զգուշացուցիչ։

Mónitory մօնիթըրի գ. Գիր ազդարարութեան կամ խրատու. պատուիրանագիր, հրամանագիր։

Monk մընք գ. Միանձն, կրօնաւոր։

Mónkery մընքըրի գ. Միանձնութիւն, վիճակ միաբեցական, կրօնաւորութիւն։

Mónkey մընքի գ. Կապիկ։

Mónkhood մընքհուտ գ. Միանձնութիւն, կրօնաւորութիւն։

Mónkish մընքիշ ած. Միանձնական, կրօնաւորական, միանձանց։

Monks-hood մընքսհուտ գ. Ընձախոտ, թառակ։

Monks-rhubarb մընքսրուպարպ գ. Լապատ, աւելուկ։

Mónochord մօնօքորտ գ. Միալար կամ միալար նուագարան։

Monócular, Monóculous մօնօքիուլըր, մօնօքիուլըս ած. Միականի։

Mónody մօնօտի գ. Մեներգութիւն, երգ կամ տաղ նուագեալ 'ի միոջէ։

Monógamist մօնօկէմիսթ գ. Միակին։

Monógamy մօնօկէմի գ. Միակնութիւն։

Mónogram մօնօկրէմ գ. Միատառութիւն, փակագիր։

Mónologue մօնօլօկ գ. Մենախօսութիւն ('ի թատրոնի)։

Monómachy մօնօմէքի գ. Մենամարտութիւն։

Mónome մօնօմ գ. Միանուն կամ միամասն (քանակութիւն դրահաշուի)։

Monopétalous մօնօփէթէլըս ած. Միաթերթ, միատերև, միատարրութ (ծաղիկ)։

Monópolist մօնօփօլիսթ գ. Մենավաճառ, միայնավաճառ, կապալառու։

To Monópolize մօնօփօլայզ բ, ն. Մենավաճառ լինել, միայնակ վաճառել։

Monópoly մօնօփօլի գ. Մենավաճառութիւն, կապալ։

Monóptote մօնօփթօթ գ. Միահոլով (բառ)։

Monosyllábical մօնօսիլլէպիքըլ ած. Միավանկ։

Monosy'llable մօնօսիլլէպլ գ. Միավանկ [բառ։

Monosy'llabled մօնօսիլլէպլտ ած. Միավանկ բաղկացեալ։

Monótony մօնօթօնի գ. Նոյնաձայնութիւն, նոյնաձայնից վերջաւորութիւն։

Monsóon մօնսուն գ. Հողմ կանոնաւոր։

Mónster մօնսթըր գ. Հրէշ, հրաշք, ճիւաղ. այլանդակ կամ նորանշան ինչ։

To Mónster, բ, ն. Հրաշացուցանել, այլանդակ գործել։

Monstrósity, Monstruósity մօնսթրօսիթի, մօնսթրուօսիթի գ. Այլանդակութիւն, հրաշաւորութիւն։

Mónstrous մօնսթրըս ած. Հրաշալի, նորանշան, նորաքանչ. այլանդակ, անհեթեթ, սոսկալի, ապեղ։

Mónstrous, մ. Յանհնարինս, կարի իմն, սաստիկ։

Mónstrously մօնսթրըսլի մ. Նորանշան իմն օրինակաւ. մեծապէս, յանհնարինս, անչափ, կարի յոյժ։

Mónstrousness մօնսթրըսնէս գ. Այլանդակութիւն, մեծութիւն, անհնարին չարութիւն։

Montéro մօնթիրօ գ. Գլխանոց ինչ։

Montéth մօնթէթհ գ. Կոնք ինչ։

Month մընթհ գ. Ամիս։

Month's mind մընթհս մայնտ գ. Իղձ, անձուկ, յանկութիւն։

Mónthly մընթհլի ած. Ամսական, ամսոյ յամիս, ըստ իւրաքանչիւր ամսոյ։

Mónthly, մ. Ամիս յամսոյ, միանգամ յամսեանն։ [ծելութեան։

Montóir մօնթուըր գ. Պատուանդան հե-

Mónument մօնիումէնթ գ. Յիշատակարան, յիշատակ, նշան. շիրիմ, գերեզման, դամբարան։

Monuméntal մօնիւմէնթէլ ած. Վասն յիշատակի, յիշատակաց. արձանական, դամբանական, շիրմի, գերեզմանական:

Mood մուտ գ. Եղանակ, ձև, ոճ. կամք, քիմք, հաճոյք. զայրոյթ, սրտմտութիւն. եղանակ (բայից):

Móody մուտի ած. Կարճամիտ, դժուարահաճ, դեդ, այլանդակ, մտացածին. մտաւոր, իմանալի:

Moon մուն գ. Լուսին. ամիս:

Moon-beam մուն-պիմ գ. Լոյս լուսնի:

Moon-calf մուն-քաֆ գ. Սաղմն անձկար, զանգուած. բթամիտ կամ թանձրամիտ ոք:

Moon-eyed մուն-այտ ած. Որ շլանու 'ի լուսոյ լուսնոյ, լուսնոտ. կարճատես:

Moonférn մունֆէրն գ. Բոյս ինչ:

Moon-fish մուն-ֆիշ գ. Ձուկն ինչ:

Móonless մունլէս ած. Անլուսին, անմասն 'ի լուսոյ լուսնի:

Móonlight մունլայթ գ. Լոյս լուսնի:

Móonlight, ած. Լուսաւորեալ 'ի լուսոյ լուսնի, լուսափայլ:

Moon-seed մուն-սիտ գ. Բոյս ինչ:

Móonshine մունշայն գ. Լոյս կամ փայլումն լուսնի. ամիս (ասի ընդ կատակս):

Móonshine, Móonshiny մունշայն, մունշայնի ած. Լուսաւորեալ կամ պայծառացեալ 'ի լուսնոյ, պայծառ, պարզ:

Móonstone մունսթօն գ. Ազգ ինչ քարի:

Móonstruck մունսթրըք ած. Լուսնոտ:

Moon-trefoil մուն-թրէֆօյլ գ. Եռատերև, ատպատ (բոյս):

Móonwort մունուըրթ գ. Խոտ ինչ:

Móony մունի ած. Լուսնաձև, որ ունի դրօշ 'ի ձև կէս լուսնի:

Moor մուր գ. Մօր, ճահիճ, ճախին, աղտիւր. ակղմ. մօրիկ, խափշիկ, եթովպացի: To blow a –, փող հարկանել:

To Moor, բ, ն. Խարիսխ արկանել, ամրացունել խարսխաւ:

To Moor, բ, չ. Խարսխիլ, ամրանալ:

Móorcock մուրքօք գ. Արու ծովային ինչ թռչնոյ:

Móorhen մուրհէն գ. Թռչուն ինչ լճային կամ ճախինային:

Móorish մուրիշ ած. Լճային, ճախինային, ճախճախուտ, աղմալից:

Móorland մուրլէնտ գ. Մօրատ, մօր, ճախճախուտ վայր:

Móorstone մուրսթօն գ. Ազգ կճոյ:

Móory մուրի ած. Ճախինային, ճախճախուտ, լճային, աղմալից:

Moose մուս գ. Այծեամն ինչ Ամերիկոյ:

To Moot մութ բ, ն. Յուզել խնդիր վիճաբանական զօրինաց:

Moot case կամ point մութ քէյս, փօյնթ գ. խնդիր կամ վիճաբանութիւն զօրինաց:

Móoted մութէտ ած. Արմատախիլ:

Móoter մութըր գ. Վիճող զօրինաց:

Mop մօփ գ. Ջնջան, սրբիչ, աւել. ունչք, ծամածութիւն բերանոյ:

To Mop, բ, ն. Ջնջել, մաքրել, սրբել:

To Mop, բ, չ. Ունչս առնել, քամահել, այպանել, անդոսնել:

To Mope, բ, չ. Թմբրիլ, ընդարմանալ, ապշիլ, շուարիլ, անզգայ լինել:

To Mope, բ, ն. Թմբրեցուցանել, ընդարմացուցանել, պակուցանել:

Mope-eyed մօփ-այտ ած. Կարճատես:

Móppet, Mópsey մօփփէթ, մօփսի գ. Պաճուճապատանք կամ խաղալիկ աղջկաց. աղջիկ մանկիկ:

Mópus մօփըս գ. Թմբրեալ, անզգայ ոք:

Móral մօրէլ գ. Բարոյական գիտութիւն, բարոյական իմաստ կամ խրատ:

Móral, ած. Բարոյական, բարուց. հասարակ, սովորական:

To Móral, բ, չ. Հանել բարոյական իմաստս, խորհրդածել:

Móralist մօրէլիսթ գ. Բարոյական, ուսուցիչ բարոյականի:

Morálity մօրէլիթի գ. Բարոյականութիւն. բարոյական գիտութիւն:

To Móralize մօրէլայզ բ, ն. և չ. Առնել բարոյական խորհրդածութիւնս, վերածել 'ի բարոյականութիւն:

Móralizer մօրէլայզըր գ. Խորհրդածու բարոյական:

Mórally մօրէլլի մ. Բարոյապէս. ըստ կանոնաց առաքինութեան. հասարակօրէն, ըստ հասարակաց սովորութեան:

Mórals մօրէլզ գ. Բարք:

Moráss մօրէս գ. Մօր, ճախին, աղտիւր:

Mórbid մօրպիտ ած. Հիւանդագին, ախտաժէտ, ախտաւոր:

Mórbidness մօրպիտնէս գ. Ախտաւորութիւն, ախտաժետութիւն:

Morbífic, Morbífical մօրպիֆիք, մօրպիֆիքէլ ած. Ախտաբեր, վնասակար առողջութեան:

Morbóse մօրպօս ած. Վատառողջ, հիւանդ, ախտացեալ, հիւանդագին:

Morbósity մօրպօսիթի գ. Վատառողջութիւն, խօթութիւն:

Mordácious մօրտէշըս ած. Խածանող, խայթիչ, կծանող, կծու, դառն:

Mordácity մօրտէսիթի գ. Կծողութիւն, կծուութիւն, սաստութիւն, դառնութի:

Mórdicant մօրտիքէնթ ած. Խածանող, խայթիչ, բարկ, կծու:

Mordicátion մօրտիքէշըն գ. Տես Mordacity.

More մօր ած. Առաւել, յաւէտ, մեծա-

գոյն, բաղում, կարի լիմն. գոյն (մասնիկ բաղդատական):

More, գ. Առաւելն, բազումն, յաւէտ:

More, մ. Յաւէտ, մանաւանդ. եւ, նաեւ, դարձեալ, վերստին: — and —, եւս քան զեւս, առաւել քան զառաւել, գամ քան զգամ: No —, այլ ոչ եւս: The —, որչափ, այնչափ:

Morél մօրէ՛լ գ. Շնխաղող. սեւ կեռասի:

Moreóver մօրօ՛վըր մ. Եւ եւս, նաեւ, դարձեալ, բաց յայսմանէ, նոյնպէս: [ինչ:

Morgláy մօրկլէ՛յ գ. Սուսեր կամ զէնք

Morígerous մօրի՛ճըրըս ած. Հնազանդ, հլու, դիւրանսաց: [նոյ:

Mórion մօ՛րիըն գ. Սաղաւարտ, գլխա-

Morísco մօրի՛սքօ գ. Կաքաւող, պարանցիկ:

Mórkin մօ՛րքին գ. Երէ սատակեալ:

Mórland մօ՛րլէնտ գ. Երկիր լեռնային, լեռնակողմն:

Mórling, Mórtling մօ՛րլին, մօ՛րթլին գ. Ասր կամ բուրդ մեռեալ ոչխարի:

Mórmo մօ՛րմօ գ. Խրտուիլակ, խրտուիլ, երկիւղ սնոտի:

Morn մօրն գ. Առաւօտ, այգ, արշալոյս:

Mórning մօ՛րնին գ. Առաւօտ, ժամ կամ պահ առաւօտեան, վաղորդայն:

Mórning, ած. Առաւօտեան, առաւօտու:

Mórning-gown մօ՛րնին-կաուն գ. Արկանելի կամ զգեստ առաւօտեան:

Mórning-star մօ՛րնին-սթար գ. Աստղ առաւօտեան, լուսաբեր, արուսեակ:

Moróse մօրօ՛ս ած. Դեգ, անհաւան, դըժուարաբարոյ, այլանդակ:

Morósely մօրօ՛սլի մ. Դեգութեամբ, այլանդակս, դժուարաւ:

Moróseness մօրօ՛սնէս գ. Դեգութիւն, դժուարամտութիւն, անհաւանութիւն, խորթաբարոյութիւն, այլանդակութիւն:

Morósity մօրօ՛սիթի գ. Դեգութիւն, դժուարամտութիւն, անհաւանութիւն:

Mórphew մօ՛րֆիու գ. Քոս կիր արած ինչ:

Mórris, Mórris-dance մօ՛րրիս, մօ՛րրիս-տէնս գ. Տեսակ ինչ պարու կամ կաքաւու: Nine men's —, խաղ ինչ:

Mórris-dancer մօ՛րրիս-տէնսըր գ. Տես Morisco.

Mórrow մօ՛րրօ գ. Վաղիւ, վաղուի օր: To —, վաղիւ, առ վաղիւն, ընդ այգն, ընդ առաւօտն: Good —, բարի լոյս, բարի օր:

Morse մօրս գ. Փոկ, ծովաձի, որթ ծովային:

Mórsel մօ՛րսէլ գ. Պատառ, կտոր, կտորակ, մասն:

Mórsure մօ՛րշիուր գ. Խածուած:

Mórtal մօ՛րթէլ գ. Մահկանացու, մարդ:

Mórtal, ած. Մահկանացու. մահաբեր, կորստական, կարեվէր. ոխերիմ, անհաշտ. մահուչափ, մահացու, դժնդակ. մարդկային, մահկանացուաց:

Mortálity մօրթէ՛լիթի գ. Մահկանացութիւն. մահ, սպանութիւն, սատակումն. ժանտախտ սատակիչ, սրածութիւն. մահկանացու կեանք:

Mórtally մօ՛րթէլլի մ. Առ 'ի մահ, կարեվէր, մահուչափ. մեծապէս, կարի, չարաչար, յանհնարինս:

Mórtar մօ՛րթըր գ. Շաղախ:

Mórtar, գ. Անկան, սանդ. ռմբակէն:

Mórtgage մօ՛րկէյճ գ. Գրաւ, գրաւական:

To Mórtgage, բ, ն. Գրաւականել, տալ գրաւական:

Mortgagée մօրկէյճի՛ գ. Գրաւականատէր, որ ունի զգրաւական:

Mórtgager մօ՛րկէյճըր գ. Որ գրաւականէ, որ տայ գրաւական:

Mortíferous մօրթի՛ֆըրըս ած. Մահաւիթ, մահաբեր, մահացու:

Mortificátion մօրթիֆիքէ՛յշըն գ. Մեռելութիւն, ապականութիւն, անզգայութիւն. ճնշումն, ժուժկալութիւն, խստամբերութիւն. մորմոքումն, վիշտ, նեղութիւն, անարգանք, նախատինք:

To Mórtify մօ՛րթիֆայ բ, ն. Ապականել, խամրել, տկարացուցանել, ընկճել, սպանանել, մեռուցանել, ճնշել. տրտմեցուցանել, վշտացնել, նեղել:

To Mórtify, բ, չ. Ապականիլ, մեռանիլ, անզգայիլ. ճնշիլ. տկարացուցանել զմարմինն, մեռուցանել զանձն:

Mórtise մօ՛րթիս գ. Ծակ, փորոք, ագոյց:

To Mórtise, բ, ն. Ագուցանել, գրուագել, արկանել, ընդելուզանել:

Mórtmain մօ՛րթմէյն գ. Անդարձ ինչք կամ վիճակ:

Mórtpay մօ՛րթփէյ գ. Դադարեալ կամ անվճար թոշակ:

Mórtuary մօ՛րչիուէրի գ. Հրխատակ թողեալ եկեղեցւոյ, հոգեբաժին:

Mosáic մօզէ՛յիք ած. Մովսիսեան (նկար կամ գործուած):

Moschéto, Moschíto մոսքէ՛թօ, մոսքի՛թօ գ. Մուն, մժղուկ:

Mosk, Mosque մոսք գ. Մզկիթ:

Moss մոս գ. Մամուռ, լոռ:

To Moss, բ, ն. Մամռապատ առնել:

Móssiness մօ՛սինէս գ. Մամռապատ լինելն. պղուամող:

Móssy մօ՛սի ած. Մամռապատ, մամռալից:

Most մօսթ գ. Առաւելագոյն մասն, բազումք, յոլովք, առաւելն: At the —, առաւելն:

Most, ած. Ամենեւագոյն, կարի, յոյժ, մեծագոյն, յոլով, բազմագոյն, յաւէտ. ամէն, եւս (մասնիկ գերադրական):

Most, մ. Կարի խիստ, յոյժ յոյժ, յաւէտ, առաւելապէս:

Móstic մօ'սթիք գ. Գաւազան նկարչի՝ յոր յեցուցանէ զձեռն 'ի նկարելն:

Móstly մօ'սթլի մ. Յաւէտ խիստ, կարի խիստ, բազմօք, առաւելապէս:

Móstwhat մօ'սթհուօթ մ. Բազում մասամբ, բազմօք:

Motátion մօթէ'շըն գ. Շարժումն, շարժութիւն:

Mote մօթ գ. Հիւլէ, շամանդաղ, փոշի, փոքրիկ ինչ, խերեւէշ:

Moth մօթհ գ. Ցեց, ուտիճ, որդն, ճճի:
– - eaten, ցեցակեր, ճճեկեր:

Móther մը'թհըր գ. Մայր. ծնող. մայր (վանից). մայրիկ. ախտ ինչ արգանդի կանանց. աղտեղութիւն, փրփուր, գիրտ:
Grand- –, հանի:

Móther, ած. Մայրենի, մայրական, բնիկ, բնական, ծննդեան:

To Móther, բ, չ. Ժողովել զմառ կամ զփրփուր:

Móther in law մը'թհըր ին լօ. գ. Սկեսուր, զոքանչ:

Móther of pearl մը'թհըր օվ փէրլ գ. Սատափ, գաղտակուր մարգարտի:

Móther-thyme մը'թհըր-թհայմ գ. Կաքաւարօտ:

Mótherhood մը'թհըրհուտ գ. Մայրութին:

Mótherless մը'թհըրլէս ած. Անմայր, որբ:

Mótherly մը'թհըրլի ած. Մայրենի, մայրական, մօր:

Mótherly, մ. Մայրաբար, մայրօրինակ:

Mótherwort մը'թհըրուըրթ գ. Խոտ ինչ բժշկական. (Cardiaca).

Móthery մը'թհըրի ած. Թանձրացեալ, ճնճեռեալ, մրրալից, բորբոսեալ:

Móthy մօ'թհի ած. Որդնալից, ճճեկեր, ցեցակեր:

Mótion մօ'շըն գ. Շարժումն. շարժուած, ընթացք, գնացք. խլրտումն, չու. ցնցումն. մղումն, ձգումն. ծփումն, խռովութիւն. ազդումն. առաջարկութիւն, սկզբնաւորութիւն. յօժարութիւն, կամք:

To Mótion, բ, ն. Առաջարկել:

Mótionless մօ'շընլէս ած. Անշարժ, անշարժելի, անշարժական:

Mótive մօ'թիվ գ. Առիթ, պատճառ, դըրդիչ, սկիզբն, ծագումն, շարժիչ:

Mótive, ած. Շարժող, շարժողական, շարժիչ. կարեւոր, մեծ:

Mótley մօ'թլի ած. Պիսակ, խայտաբղէտ, պիսակախայտ, խայտախարի, այլայլախառն, բազմագունեան:

Mótor մօ'թըր գ. Շարժիչ, շարժող:

Mótory մօ'թըրի ած. Շարժողական, շարժիչ:

Mótto մօ'թթօ գ. Գեղեցիկ՝ հանճարեղ՝ զուարճալի իմաստ, առած, առակ:

Move մուվ գ. Շարժումն, շարժուած:

To Move, բ, ն. Շարժել, մղել. 'ի մէջ արկանել. յորդորել, ազդել, համոզել. գրգռել, զայրացուցանել. յարուցանել, վրդովել, յուզել, տատանել. խաղացուցանել:

To Move, բ, չ. Շարժիլ, գնալ, չուել, յառաջ խաղալ:

Móveable մու'վէպլ ած. Շարժուն, շարժական, դիւրաշարժ:

Móveableness մու'վէպլնէս գ. Շարժականութիւն:

Móveables մու'վէպլզ գ. Շարժական ինչք կամ գոյք, կարասիք:

Móveably մու'վէպլի մ. Իբրեւ շարժելով, շարժական իմն:

Móveless մու'վլէս ած. Անշարժ, անշարժելի, անդրդուելի:

Móvement մու'վմէնթ գ. Շարժումն, շարժութիւն, շարժուած:

Móvent մօ'վէնթ գ. Շարժող, շարժիչ:

Móvent, ած. Շարժողական, շարժուն:

Móver մու'վըր գ. Շարժիչ, շարժող, շարժուն (առաջին). որ խնդիր յարուցանէ:

Móving մու'վինկ ած. Շարժողական. ազդու, զօրաւոր, յորդորական, սրտառուչ:

Móvingly մու'վինկլի մ. Ազդողաբար, սրտառուչս, զօրաւոր բանիւք:

Mould մօլտ գ. Բորբոս. հող, արտ, գետին. նիւթ. ախպար, կաղապար, օրինակ, ձեւ, պատկեր, ձոյլ. կարուած կամ հիւսուած սկաւառակի գլխոյն. զանգուած:

To Mould, բ, չ. Բորբոսիլ:

To Mould, բ, ն. Բորբոսեցուցանել. ձուլել, կերպարանել. յօրինել, անել. զանգել, թրել:

Móuldable մօ'լտէպլ ած. Ձուլելի, կերպարանելի:

Móulder մօ'լտըր գ. Ձուլիչ:

To Móulder, բ, չ. Ի հող դառնալ, մաշիլ, կորնչիլ. հալիլ, լուծանիլ:

To Móulder, բ, ն. Մաշել, ծախել, կորուսանել, ապականել, լուծանել:

Móuldiness մօ'լտինէս գ. Բորբոսումն, բորբոս:

Móulding մօ'լտինկ գ. Փորոք կամ քանդակ առ 'ի զարդ շինուածոց:

Móuldwarp մօ'լտուօրփ գ. Խլուրդ:

Móuldy մօ'լտի ած. Բորբոսեալ:

To Moult մօլթ բ, չ. Նորոգել զփետուրս, նորափետուր զարդարիլ:

To Mounch, to Maunch մէնչ բ, ն. Ուտել, խածատել, կրծել:

Mound մա՛ունտ գ. Ցանկ, շրջափակ, պատնէշ, պատուար, թումբ, ամբարտակ:

To Mound, բ, ն. Ցանկ արկանել, ցանկապատել, շուրջ փակել, պատնէշ՝ ամբարտակ՝ հողաբլուր կանգնել:

Mount մա՛ունթ գ. Լեառն. լեռնակ, կարկառ, դէզ. գրամանոց կամ գանձ հասարակաց:

To Mount, բ, չ. Ելանել՝ի վեր, ամբառնալ, բարձրանալ. հեծանել, նստիլ՝ի վերայ. աճել (գնոյ):

To Mount, բ, ն. Ամբառնալ, բարձրացուցանել. ելանել՝ի վեր, ելանել. այրուձի ժողովել, հեծուցանել. վառել, զարդարել, յօրինել, կազմել: – guard, մտանել ՝ի պահպանութիւն, առնել պահպանութիւն, պահակերել: – a cannon, կանգնել զթնդանօթն ՝ի վերայ սայլակին:

Móuntain մա՛ունթին գ. Լեառն:

Móuntain, ած. Լեռնային, լեռնական:

Mountainéer մաունթինիր գ. Լեռնական, լեռնաբնակ. վայրագ, գազանաբարոյ, վայրագասուն:

Móuntainet մա՛ունթինէթ գ. Լեռնակ, բլրակ, բլուր:

Móuntainous մա՛ունթինըս ած. Լեռնային, լեռնական, լի լերամբք. լեռնացեալ, բարձրաբերձ. լեռնաբնակ:

Móuntainousness մա՛ունթինըսնէս գ. Լինելն լեռնային կամ լի լերամբք:

Móuntain-parsley մա՛ունթին-ֆարսլի գ. Նարդոս լեռնային: [ինչ:

Móuntain-rose մա՛ունթին-րօզ գ. Տունկ

Móuntant մա՛ունթէնթ ած. Որ ելանէ ՝ի վեր կամ ամբառնայ, վերելեակ:

Móuntebank մա՛ունթիպէնք գ. Սատանուն բժիշկ. շաղակրատ, մնոտիապանծ:

To Móuntebank, բ, ն. Խաբել մնոտի մեծաբանութեամբ:

Móuntenance մա՛ունթինէնս գ. Վերելք, չափ, բարձրութիւն:

Móunter մա՛ունթըր գ. Տես Mountant.

Móunty մա՛ունթի գ. Խոյանք բազէի:

To Mourn մօրն բ, չ. Սուգ առնուլ, ցաւիլ, վշտակից լինել. ՝ի թուխս համակիլ:

To Mourn, բ, ն. Սուգ առնուլ, ողբալ, կոծել, աշխարել, արտասուել:

Mourne մօրն գ. Ծայր նիզակաբնոյ:

Móurner մօ՛րնըր գ. Սգացող, ողբացող. որ ՝ի սուգ մտանէ կամ ՝ի թուխս համակի, յուղարկաւոր մեռելոյն:

Móurnful մօ՛րնֆուլ ած. Սգալի, սգազգեաց, տխրագին, տրամագգեաց, թախծագին, վշտագին:

Móurnfully մօ՛րնֆուլլի մ. Սգով, արտասուօք, լալագին, ցաւագին, վշտագին:

Móurnfulness մօ՛րնֆուլնէս գ. Սուգ, տրտմութիւն, ցաւ. վշտակցութիւն, ցաւակցութիւն, թախծութիւն, թուխք կամ նշան սգոյ:

Móurning մօ՛րնինկ գ. Սուգ, ողբ, կոծ, արտասուք, տրամութիւն, ցաւ. հանդերձ սգոյ, թուխք:

Móurningly մօ՛րնինկլի մ. Սգով, լալագին, ցաւագինս, վշտագին:

Mouse մաուս (յոգն. mice մայս) գ. Մուկն:

To Mouse մաուզ բ, չ. Մուկն որսալ:

Mouse-ear մաուս-իր գ. Մկնականջ (խոտ):

Móuschunt մա՛ուսհընթ գ. Մկնորս:

Móuse-hole մա՛ուս-հօլ գ. Ծակ մկանց, ծակ փոքրիկ:

Móuser մա՛ուզըր գ. Տես Mouschunt.

Móuse-tail մա՛ուս-թէյլ գ. Մկնագի (խոտ):

Móuse-trap մա՛ուս-թրէփ գ. Ականատ կամ ակնատ մկանց:

Mouth մաութհ գ. Բերան, շուրթն. անցք, գուռն, մուտք. բերան ամենեցուն, ճարտարախօս. ձայն, բարբառ, գոչիւն: To make –s, ծամածռել կամ խեղաթիւրել զբերանն, ունչս առնել, կատակել, անգոսնել: Down in the –, ափ ՝ի բերան, պապանձեալ, նշաւակեալ:

To Mouth մաութհ բ, ն. Փրթփնջել, շնչել. ուտել, ծամել, ունել ՝ի բերանի կամ բերանացի. ձևացուցանել բերանով:

To Mouth, բ, չ. Գոչել, ձայն բառնալ:

Móuthed մա՛ութհտ ած. Որ ունի բերան կամ շուրթն, բերանացեալ: Foul- –, չարալեզու, չարախօս, խածատիչ. գաղրաբերան: Hard- –, խստերախ, սանձակոտր (ձի):

Móuth-friend մա՛ութհ-ֆրէնտ գ. Բարեկամ բանիւ կամ բերանով միայն:

Móuthful մա՛ութհֆուլ գ. Պատառ, պատառ մի, սակաւիկ ինչ:

Móuth-honour մա՛ութհ-օնըր գ. Մեծարանք բերանոյ:

Móuthless մա՛ութհլէս ած. Անբերան, անլեզու:

Mow մաու գ. Ծամածռութիւն կամ խեղաթիւրութիւն բերանոյ, ունչք, կնճիռն դիմաց, այպանումն:

Mow, գ. Համբար, համբարանոց, շտեմարան. մարագ, խոտանոց. գագիլ, օրան, բարդ, դէզ:

To Mow, բ, չ. Համբարել, բարդել:

To Mow, բ, ն. Հնձել, հատանել:

To Mow, բ, չ. Հնձել, քաղել, ժողովել, համբարել, շտեմարանել:

To Mow, բ, չ. Ծամածռել կամ խեղա-

թիւրել զբերանն, ունչս առնել, խոժո֊ռիլ, կնճռել զդէմս, այպանել:

To Mówburn մաուբըրն բ, չ. Ջերմանալ 'ի խոնաւութենէ:

Mówer մօըր գ. Հնձող, հատանող:

Moyle մօյլ գ. Ջորի, կխէշ:

Much մըչ գ. Բազմութիւն, առաւելու֊թիւն, յաճախութիւն. ծանրութիւն, նե֊ղութիւն. անչափութիւն. նորութի՛, պղ֊անդակութիւն, անախորժութիւն: To make – of, մեծ ինչ համարել կամ գրել, առ֊ատատուականս առնել, գգուել, խանդաղա֊տել 'ի վերայ, մեծարել, յարգել: – at one, գողցես, գրեթէ, իբրև:

Much, ած. Բազում, շատ, յաճախ, յո֊լով, երկայն, այնչափ, բազմապատիկ, ա֊ռաւել, յոյժ յոյժ:

Much, մ. Բազմօք, բազումս, առաւել, մեծապէս, կարի, յաճախ, առէպ, ընդ եր֊կար. գրեթէ, գողցես: – more, ևս, առա֊ւել ևս, ևս քան զևս, յոյժ յոյժ: Too, very –, կարի յոյժ, յանչափս, սաստիկ: How – ? որչափ, քանի, քանիօն: As – as, այնչափ, որչափ, որպէս, իբրև, համգոյն: So, thus –, այսչափ, այնքան:

Múchwhat մըչուաթ մ. Գողցես, գրեթէ, իբրև, որպէս:

Múcid միուսիտ ած. Բորբոսեալ, ապա֊կանեալ:

Múcidness միուսիտնէս գ. Մէս, բորբոս, նեխութիւն, ապականութիւն:

Múcilage միուսիլէճ գ. Խժային հիւթ (քամեալ 'ի սերմանց կամ 'ի պտղոց):

Mucilaginous միուսիլէճինըս ած. Խժա֊յին, մածուցիկ, կաուական:

Mucilaginousness միուսիլէճինըսնէս գ. Խժայնութիւն, կաուականութիւն:

Muck մըք գ. Աղբ, քակոր ('ի պարար֊տութիւն երկրի). աղտեղութիւն, գար֊շութիւն: To run a –, անմտաբար զհետ սպդիլ ամենայնի:

To Muck, բ, ն. Աղբ արկանել, պարար֊տացուցանել զերկիր աղբով: [գայ:

Múckender մըքէնտըր գ. Թաշկինակ ռլն

To Múcker մըքըր բ, չ. Սատանալ ինչս զօ֊շաքաղութեամբ:

Múckerer մըքըրըր գ. Զօշաքաղ, ընչա֊քաղց:

Muck-heap, Muck-hill մըք֊հիփ, մըք֊հիլ գ. Աղբեւք, աղբիւս, աղբանոց:

Múckiness մըքինէս գ. Աղտեղութիւն, աղտ, գարշութիւն:

Múcksweat մըքսուիթ գ. Քրտունք ան֊հնարին:

Múckworm մըքուըրմ գ. Որդն աղբեաց, բզէզ. զօշաքաղ, կծծի, ագահ:

Múcky մըքի ած. Աղբալից, աղբեղէն, գարշելի, աղտեղի:

Múcous միուքըս ած. Խժային, մածու֊ցիկ, կաուական, սոսնձային:

Múcousness միուքըսնէս գ. Խժայնութիւն, կաուականութիւն:

Múcro միուքրօ գ. Ծայր:

Múcronated միուքրօնէյթէտ ած. Ծայրա֊սուր, սրածայր:

Múculent միուքիուլէնթ ած. Խժային, մա֊ծուցիկ, սոսնձային:

Múcus միուքըս գ. Հարբուխս, խլինք, խժային հիւթ:

Mud մըտ գ. Մօր, տիղ, կաւ, տիղմ, գայս:

To Mud, բ, ն. Ընկղմել կամ խորասու֊զել 'ի տիղմ, տղմաշաղախ առնել. պղտո֊րել (զջուրն):

Múddily մըտտիլի մ. Պղտոր, շփոթ իմն, խառնակ, աղտեղութեամբ:

Múddiness մըտտինէս գ. Պղտորութիւն, անմաքրութիւն, աղտեղութիւն:

To Múddle մըտտըլ բ, ն. Պղտորել, աղ֊տեղել. արբեցուցանել, առլ գանգաճել, պղտորել զմիտս:

Múddy մըտտի ած. Պղտոր, խառնեալ, խառն, անմաքուր, աղտեղի, սևախառն, աղմալից. մթին, աղօտ, անչքացեալ, ապա֊գուշեալ: – headed, ապուշ, թանձրամիտ:

To Múddy, բ, ն. Պղտորել, ամբոխել, խառնեցուցանել. նսեմացուցանել, աղօտա֊ցուցանել, մթագնել:

Mudwáll մըտուօլ գ. Որմ աղիւսաշէն կամ կաւեղէն. թաղումն ինչ:

Mudwálled մըտուօլտ ած. Պարսպեալ կա֊ւեղէն կամ աղիւսաշէն որմով:

To Mue միու բ, ն. Փոխել զփետուրս, նորափետուր զարդարիլ:

Muff մըֆ գ. Թաթպան 'ի մուշտակէ:

To Múffle մըֆֆըլ բ, ն. Մուշտակ ար֊կանել, պատսպարել 'ի ցրտոյ. պատել, փաթթել, պատատել. ծածկել, թաքու֊ցանել. վերարկել, պատրուակել:

To Múffle, բ, չ. Ծանրախօս լինել, ոչ լինել համարձակ 'ի բանս, ոչ ախրապէս արտասանել:

Múffler մըֆլըր գ. Պատրուակ կամ ծած֊կոյթ երեսաց. քող կամ կզակակալ կա֊նանց:

Múfti մըֆթի գ. Գեղապետ:

Mug մըկ գ. Սափոր, սափոր, կուժ, թակոյկ, գաւաթարան: – wort, եղեւն խոտ (տճ. մըկ ուըրտ):

Múggy, Múggish մըկկի, մըկկիշ ած. Խո֊նաւ, գխճին, տամուկ:

Múghouse մըկհաուս գ. Կապելան, պան֊դոկ աղքատին:

Múgient միուճիէնթ ած. Բառաչող:

Mulátto միուլէթթօ գ. Ծնեալ 'ի սպիտակ հօրէ և 'ի սեաւ մօրէ, խառնածին:

Múlberry մըլպէրրի գ. Թութ: – tree, թթենի:

Mulct մըլքթ գ. Տոյժ, տուգանք:

To Mulct, բ, ն. Տուժել, տուգանել, տուգանս արկանել 'ի վերայ:

Mule միուլ գ. Ջորի, կխաէշ:

Muletéer միուլէթիր գ. Ջորեպան, ջորեվար:

Muliébrity միուլիէպրիթի գ. Կանացութիւն, իգութիւն, կնատութիւն:

To Mull մըլ բ, ն. Մեղմացուցանել, թուլացուցանել, բառնալ զզօրութիւնն. եփել, խառնել, համեմել:

Mulléin մըլլին գ. Աղւէնիճ (խոտ):

Múller մըլլըր գ. Լօախշ, քար որով արօրեն զներկս 'ի վերայ ողորկ սալաքարի:

Múllet մըլլէթ գ. Ձուկն ինչ ծովու:

Múlligrubs մըլլիկրըպզ գ. Ոլորք աղեաց:

Múllock մըլլըք գ. Բեկորք, հատորք, կոտորակք, նշխարք:

Mulse մըլս գ. Մեղրախառն կամ քաղցրահամ գինի:

Multángular մըլթէնկիուլըր ած. Բազմանկիւն, բազմանկիւնի, բազմախորշ:

Multángularly մըլթէնկիուլըրլի մ. Բազմանկիւնաբար:

Multángularness մըլթէնկիուլըրնէս գ. Բազմանկիւնութիւն:

Multicápsular մըլթիքէփսիուլըր ած. Բազմաքճիճ:

Multicávous մըլթիքէյվըս ած. Բազմախոռոչ, խորշխորշանի:

Multifárious մըլթիֆէրիըս ած. Բազմազխսի, բազմօրինակ, բիւրազգի, յոգնազան, պէսպէս:

Multifáriously մըլթիֆէրիըսլի մ. Բազմօրինակ, բազմապատիկ, բազում օրինակաւ:

Multifáriousness մըլթիֆէրիըսնէս գ. Բազմօրինակութիւն, բազմապատկութի, պէսպիսութիւն:

Multífidous մըլթիֆիտըս ած. Բազմահերձ, բազմաճղի, բազմատեսան:

Múltiform մըլթիֆօրմ ած. Բազմադիմի, բազմապատիկ, պէսպէս, զանազան:

Multifórmity մըլթիֆօրմիթի գ. Բազմադիմութիւն, պէսպիսութիւն, զանազանութի:

Multiláteral մըլթիլէթըրըլ ած. Բազմակողմ, բազմակողմեան:

Multíloquous մըլթիլօքուըս ած. Բազմաբան, շատախօս:

Multinóminal մըլթինօմինըլ ած. Բազմանուն:

Multíparous մըլթիփէրըս ած. Բազմածին, բազմածնունդ:

Múltiped մըլթիփէտ գ. Նեպուկ:

Múltiple մըլթիփլ ած. Բազմապատկիչ կամ բազմապատկող (թիւ):

Multipliáble մըլթիփլայէպլ ած. Բազմապատկելի:

Multipliableness մըլթիփլայէպլնէս գ. Բազմապատկութիւն:

Multiplicáble մըլթիփլիքէպլ ած. Բազմապատկելի:

Multiplicánd մըլթիփլիքէնտ գ. Բազմապատկելի (թիւն):

Multiplicáte մըլթիփլիքէյթ ած. Բազմապատիկ, բազմապատկեալ, բազում, աճեցեալ:

Multiplicátion մըլթիփլիքէյշըն գ. Բազմապատկութիւն:

Multiplicátor մըլթիփլիքէյթըր գ. Բազմապատկիչ կամ բազմապատկող (թիւ):

Multiplícious մըլթիփլիշըս ած. Բազմապատիկ, բազմօրինակ:

Multiplícity մըլթիփլիսիթի գ. Բազմապատկութիւն, բազմութիւն, պէսպիսութի:

Múltiplier մըլթիփլայըր գ. Բազմացուցիչ, աճեցուցիչ. բազմապատկիչ (թիւ):

To Múltiply մըլթիփլայ բ, ն. Բազմացուցանել, աճեցուցանել. բազմապատկել զթիւս:

To Múltiply, բ, չ. Աճել, բազմանալ:

Multípotent մըլթիփօթէնթ ած. Բազմազօր, քաջազօր, մեծազօր:

Multiprésence մըլթիփրէզէնս գ. Լինելն 'ի բազում տեղիս:

Multíscious մըլթիշըս ած. Բազմագէտ, բազմիմաստ, բազմահմուտ:

Multisilíquous մըլթիսիլիքուըս ած. Բազմապատիճ, բազմապարուտակ:

Multísonous մըլթիսօնըս ած. Բազմաձայն, բազմահնչիւն:

Múltitude մըլթիթիուտ գ. Բազմութիւն, խուժան, ամբոխ, ռամիկ:

Multitúdinous մըլթիթիուտինըս ած. Յոգնատարր, լայնանիստ, լայնածաւալ. բազմապատիկ, բազմադիմի:

Multívagant, Multívagous մըլթիվէկէնթ, մըլթիվէկըս ած. Բազմաշրջիկ, թափառական:

Multívious մըլթիվիըս ած. Բազմաշաւիղ, բազմահետ, բազմապխսի:

Multócular մըլթօքիուլըր ած. Բազմաչեայ:

Mum մըմ գ. Տեսակ ինչ գարեջրոյ:

Mum! մըմ. Լուռ լեր, հանդարտեաց:

To Múmble մըմպլ բ, չ. Բրթմնջել, մրմնջել, մնչել. ծամել, ծամել:

To Múmble, բ, ն. Մրմնջել, մնչել, ասել մնջիկ կամ զաշն ձայնիւ. ծամել. ոչ համարձակ արտաբերել զբանն, շշնջել:

Múmbler մըմպլըր գ. Որ մրմնջէ կամ մնչէ, քրթմնջող:

Múmblingly մըմպլինկլի մ. Շշնջելով, մըն_ջիկ, գաշն, մըմնջելով:
To Mumm մըմ բ, ն. Կեղծել, կերպարա_նել, դերասան լինել:
Múmmer մըմմըր գ. Դիմակաւոր, միմոս, խաղարկու, դերասան:
Múmmery մըմմըրի գ. Միմոսութի, խեղ_կատակութիւն, դերասանութիւն:
Múmmy մըմմի գ. Մումիա. մեղրամոմ (ըստ պարտիզպանաց): To beat to a —, ուժգլին գան հարկանել:
To Mump մըմփ բ, ն. Կրծել, շառաչմամբ ուտել. շաղակրատել. մուրանալ (ըստ ռամկաց):
Múmper մըմփըր գ. Մուրող, մուրացիկ կամ պատառաբոյծ:
Mumps մըմփս գ. Տրամութի, վիշտ սրտի. փողացաւ, խոյլ գոյացեալ 'ի կոկորդի:
To Munch մընչ կամ մընչ բ, ն. Շառաչ_մամբ ծամել, անյագ ուտել:
To Munch, բ, չ. Դժուարաւ ծամել:
Múncher մընչըր կամ մընչըր գ. Որ շա_ռաչմամբ ծամէ կամ անյագ ուտէ:
Mund մընտ գ. Անդորրութիւն. (մտանէ 'ի բարդութիւնս բառից):
Mundáne մընտէյն ած. Աշխարհային, աշ_խարհական. աշխարհի, ախեղերական:
Mundátion մընտէյշըն գ. Մաքրութիւն, սրբութիւն:
Mundátory մընտէտըրի ած. Մաքրողա_կան, սրբիչ:
Mundificátion մընտիֆիքէյշըն գ. Սրբու_թիւն, մաքրութիւն:
Mundíficative մընտիֆիքէտիվ ած. Մա_քրիչ, մաքրողական:
To Múndify մընտիֆայ բ, ն. Մաքրել, սրբել, մաքրագործել:
Mundívagant մընտիվէկէնթ ած. Աշխար_հաշրջիկ, որ թափառի ընդ երկիր:
Mundúngus մընտընկըս գ. Գարշահոտ ծխախոտ:
Múnerary միւնէրէրի ած. Պարգեւական, պարգեւաց:
Múngrel մընկրէլ գ. և ած. Տ. Mongrel.
Munícipal միւնիսիփէլ ած. Ազատ քա_ղաքի, ինքնօրէն:
Muníficence միւնիֆիսէնս գ. Առատա_ձեռնութիւն, առատաբաշխութիւն, բա_րերարութիւն:
Muníficent միւնիֆիսէնթ ած. Առատա_ձեռն, առատաձիր, առատապարգեւ:
Muníficently միւնիֆիսէնթլի մ. Առա_տաձեռնութեամբ, առատութեամբ:
Múniment միւնիմէնթ գ. Ամրութի, հաս_տատութիւն, զօրութիւն. պատսպարան, պաշտպանութիւն. ջիջատակարան, ար_ձանագրութիւն, վաւերական թուղթք գա_ շանց, վկայութիւն:
To Muníte միւնայթ բ, ն. Ամրացուցա_նել, զօրացուցանել:
Munítion միւնիշըն գ. Ամրութիւն, պա_տըսպարութիւն, պատուար, մարտկոց, պատսպարան. զէնք և համեարք զօրաց:
Múnnion մընյըն գ. Տախտակ ինչ պա_տուհանի:
Múrage միւրէճ գ. Տուրք 'ի պէտս նո_րոգութեան որմոց հասարակաց կամ պա_րսպաց:
Múral միւրէլ ած. Որմոյ, որմական. պարսպի, պարսպական:
Múrder մըրտըր գ. Մարդասպանութիւն, սպանութիւն:
To Múrder, բ, ն. Սպանութիւն գործել, սպանանել, բառնալ զկեանս. ջնջել, սա_տակել, բառնալ 'ի միջոյ, կորուսանել, դա_դարեցուցանել:
Múrderer մըրտըրըր գ. Մարդասպան, սպանող, մարդախոշոշ:
Múrderess մըրտըրէս գ. Կին մարդասպան:
Múrderment մըրտըրմէնթ գ. Մարդա_սպանութիւն:
Múrderous մըրտըրըս ած. Մարդասպան, մարդախոշոշ, արեանարբու, արիւնաուշտ, կենախույզ, մահաբեր. սպանութե. պար_տաւոր արեան, սպանող, մահապարտ:
Mure միւր գ. Որմ, պարիսպ:
To Mure, բ, ն. Որմել, պատել որմով:
Múrenger միւրէնճըր գ. Պահապան որ_մոյն կամ պարսպաց: [ծոյ:
Muriátic միւրիէթիք ած. Աղջրոյ, աղա_
Murk մըրք գ. Աղջամուղջ, խաւար, մութ, մթութիւն. կեղեւ պտղոյ:
Múrky մըրքի ած. Աղջամղջին, խաւար_չային, մթին, անլոյս:
Múrmur մըրմըր գ. Շշնջիւն. խոխոջիւն. քրթմնջիւն, փնթփնթ:
To Múrmur, բ, չ. Շշնջել. հծծել. խո_խոջել, կարկաչել. քրթմնջել, տրտնջել, չարախօսել, բամբասել:
Múrmurer մըրմըրըր գ. Քրթմնջող, տըր_տնջող, չարախօս, բամբասող:
Múrnival մըրնիվէլ գ. Քառեակ նոյնա_նիշ թուղթք խաղու:
Múrrain մըրրին գ. Խաշնամահ, ժան_տախտ անասնոց:
Murre մըր գ. Թռչուն ինչ:
Múrrey մըրրի ած. Սեաւ կարմրագոյն, կարմիր մթնագոյն:
Múrrion մըրրիըն գ. Սաղաւարտ: Տես Morion.
Múscadel, Múscadine մըսքէտէլ, մըսքէ_տայն ած. Մշկահոտ (խաղող, գինի, տանձ):

Múscle գ. Մկան, մկանունք, գրիչ գեր. խեցեմորթ ինչ:
Muscósity գ. Մսամասպատութ:
Múscular ած. Մկանական, մկանանց:
Muscularity գ. Ունել մկանունս, լինելն մկանուտ:
Músculous ած. Մկանալից, մկանուտ, մկանաւոր. մկանական:
Muse գ. Յափշտակութիւն մտաց, յառումն 'ի խորս. մուսա կամ ոգի բանաստեղծութեան:
To Muse, բ, չ. Յառել 'ի խորս, խորամուխ լինել, յափշտակել միտք, պարապել 'ի քննութիւն, զմտաւ ածել. ապշել, ըղձալ, զարմանալ, հիանալ:
Múseful ած. Խորին, խորախորհուրդ, յառեալ 'ի խորհուրդս:
Múser գ. Խորազգեաց, որ յառի 'ի խորս, յափշտակեալ միտք, մտախոհ:
Muséum գ. Թանգարան:
Múshroom գ. Սունկ. մեծատուն յառաջ եկեալ յաղքատութենէ:
Múshroomstone գ. Սնկաքար կամ արմատ մնկոյ:
Músic գ. Երաժշտութիւն. երգ, նուագ, նուագարան, ներդաշնակութիւն:
Músical ած. Երաժշտական, ներդաշնակաւոր, արուեստական:
Músically մ. Երաժշտապէս, ըստ երաժշտաց, ներդաշնակութբ, քաղցրաձայն երգով:
Músicalness գ. Երաժշտականութիւն, ներդաշնակութիւն, քաղցրաձայնութիւն:
Musícian գ. Երաժիշտ, երգեցող, արուեստական:
Musk գ. Մուշկ. ծաղիկ ինչ:
Múskapple գ. Մշկահոտ խնձոր:
Múskcat գ. Կենդանի կատուանման՝ յորմէ ելանէ մուշկ:
Múskcherry գ. Սզգ կեռասի, կեռաս մշկահոտ:
Músket գ. Հրացան. ազգ արու [բազէի:
Musketéer գ. Հրացանաւոր կամ հրացանակիր զինուոր:
Musketóon գ. Հրացան մեծ կամ լայնաբերան:
Múskiness գ. Մշկահոտութն, հոտ մշկոյ:
Muskmélon գ. Սեխ մշկահոտ:
Múskpear գ. Տանձ մշկահոտ:
Múskrose գ. Վարդ մշկահոտ:
Músky ած. Մշկահոտ, անուշահոտ, քաղցր: [կեայ:
Múslin գ. Սզնիւ կտաւ բամբա-
Músrol գ. Տրուշակ, վարապան, ցռկակալ:
Muss գ. Աղմուկ, խռովութն, կագ, կռիւ:
Mussitátion գ. Մրմունջ, քրթմնջիւն:
Mússulman գ. Մահմետական:
Must գ. Քաղցու, գինի նոր:
Must, բ, պկ. Պարտ է, հարկ է, պէտք են, պիտոյ է: [նել:
To Must, բ, ն. Փտեցուցանել, ապականել,
To Must, բ, չ. Փտիլ, նեխիլ, ապականիլ, մեռիլ:
Mustáches, Mustáchio գ. Ընչացք:
Mústard գ. Մանանեխ. քաղցու եփեալ ընդ հատոյ մանանխոյ:
Múster գ. Համար կամ հանդէս զօրաց. խումբ, երամ, դաս: To pass –, հաւանիլ, զիջանել, ընդունել:
To Múster, բ, ն. Ժողովել, հաւաքել, ունել զհամար. յանդիման առնել. հանդէս առնել զօրաց:
To Múster, բ, չ. Հանդէս առնել զօրաց:
Músterbook գ. Գիր համարոյ զօրաց:
Mústermaster գ. Համարակալ զօրաց: [զօրաց:
Múster-roll գ. Գիր համարոյ
Mústily մ. Նեխութեամբ:
Mústiness գ. Նեխութիւն:
Músty ած. Նեխեալ, ապականեալ, բորբոսեալ. հնացեալ, անցեալ. ապուշ, թանձրամիտ:
Mutabílity գ. Փոփոխականութիւն, փոփոխութիւն. յողդողդութիւն, փոփոխամտութիւն:
Mútable ած. Փոփոխելի, փոփոխական, գլորափոփոխ. անհաստատ, յողդողդ, փոփոխամիտ:
Mútableness գ. Փոփոխականութիւն, անհաստատութիւն:
Mutátion գ. Փոփոխութիւն, այլայլութիւն:
Mute գ. Համր. անձայն տառ:
Mute, ած. Անձայն. լուռ, լռիկ, անբարբառ. անլուր:
To Mute, բ, չ. Ծրտել (թռչնոց):
Mútely մ. Լռիկ, անբարբառ, անշշունջ:
To Mútilate բ, ն. Կրճատել, յապաւել, ծայրատել, հատանել:
Mutilátion գ. Կրճատումն, յապաւումն, հատումն:
Mútine, Mutinéer գ. Ապստամբեցուցիչ, խռովիչ, խռովարար:

Mútinous միու՛թինըս ած. Խռովայոյզ, խռովարար, ապստամբ, խռովեցուցիչ:

Mútinously միու՛թինըսլի մ. Աղմկաւ, խռովայոյզ բարուք:

Mútinousness միու՛թինըսնէս գ. Խռովայուզութիւն, ապստամբութիւն:

Mútiny միու՛թինի գ. Խռովութիւն, աղմուկ, ապստամբութիւն:

To Mútiny, բ, չ. Ապստամբել, աղմկել, խռովութիւն յարուցանել:

Mútter մը՛թթըր գ. Տնչիւն, քրթմնջիւն. մրմունջ, տրտունջ:

To Mútter, բ, ն. և չ. Տնչել, քրթմնջել, տրտնջել, մնմռալ, մրմնջել, մնչել, ճռնչել, կանչել:

Mútterer մը՛թթըրըր գ. Քրթմնջող, տըրտընջող, որ մրմնջէ:

Mútteringly մը՛թթըրինկլի մ. Մնջիկ, շշընջմամբ, մրմնջելով.

Mútton մը՛թթըն գ. Միս մաքեալ խոյոյ կամ ոչխարի. ոչխար:

Muttonfíst մըթթընֆի՛սթ գ. Որոյ ձեռք մեծ են և կարմիր: [դարձ:

Mútual միու՛չիուըլ ած. Փոխոխ, փոխա-

Mutuálity միուչիուէ՛լիթի գ. Փոխոխութիւն, փոխադարձութիւն, փոխանակութ:

Mútually միու՛չիուըլլի մ. Փոխոխակի, փոխանակաւ, փոխարէն:

Múzzle մը՛զզըլ գ. Ցռուկ, կնճիթ, բերան. բաց ցռկի, ցռկակապ:

To Múzzle, բ, չ. Մերձեցուցանել ըզցռուկ կամ զբերան իւր:

To Múzzle, բ, ն. Բաց արկանել 'ի ցռուկն կամ 'ի բերան, կապել զբերանն. շօշափել շրթամբք, համբուրել. արգելուլ, չթողուլ միաս առնել: [Mine.

My մայ. դէր. Իմ, իմոյ, իմք, իմոց: Տես

My'nchen մի՛նչէն գ. Մինձնուհի, կուսան, հաւատաւոր:

My'ography մայօկրէֆի գ. Մկանագրութ:

My'ology մայօլըճի գ. Մկանաբանութ:

My'opy մայօփի գ. Կարճատեսութիւն:

My'riad մի՛րիէտ գ. Բիւր, բիւրաւոր:

My'rmidon մը՛րմիտըն գ. Սրիկայ, սխարեան:

Myróbolan միրօ՛պօլէն գ. Հլելիճ (ծառ և պտուղ):

Myrópolist միրօ՛փօլիսթ գ. Իւղավաճառ, միւռոնավաճառ:

Myrrh մըր գ. Զմուռս, ստաշխն:

My'rrhine մը՛րրին ած. Յօրինեալ 'ի զմըռսագոյն մարմարինէ:

My'rtiform մը՛րթիֆօրմ ած. Մրտաձև, մրտանման:

My'rtle մը՛րթըլ գ. Մուրտ, մրտենի: [իմ:

Mysélf մայսէ՛լֆ, միսէ՛լֆ գ. Ես ինքն. զանձն

Mystagógue միսթէկօ՛կ գ. Խորհրդական, խորհրդածու. սրբապան, սրբակալ:

Mystériarch միսթի՛րիարք գ. Խորհրդապետ, սրբազնապետ:

Mystérious միսթի՛րիըս ած. Խորհրդաւոր, խորհրդական, խորին, գաղտնի, ծածուկ:

Mystériously միսթի՛րիըսլի մ. Խորհրդաբար, ծածկաբար:

Mystériousness միսթի՛րիըսնէս գ. Խորհրդականութիւն. խորհուրդ, գաղտնութ:

To My'sterize միսթըրայզ բ, ն. Խորհըրդաղդած լինել, յայտնել զխորհուրդն:

My'stery միսթըրի գ. Խորհուրդ (հաւատոյ). գաղտնիք, առակ, այլաբանութիւն. արուեստ:

My'stic, My'stical մի՛սթիք, մի՛սթիքըլ ած. Խորհրդաւոր, խորհրդական, այլաբանական, ծածուկ, անյայտ, խորին:

My'stically մի՛սթիքըլլի մ. Խորհրդաբար, այլաբանօրէն, ծածկաբար:

My'sticalness մի՛սթիքըլնէս գ. Խորհուրդ, գաղտնութիւն, այլաբանութիւն:

Mythológical միթհօլօ՛ճիքըլ ած. Առասպելաբանական, դիւցաբանական:

Mythológically միթհօլօ՛ճիքըլլի մ. Առասպելաբանութեամբ, ըստ դիւցաբանութ:

Mythólogist միթհօ՛լօճիսթ գ. Առասպելաբան, դիւցաբան:

To Mythólogize միթհօ՛լօճայզ բ, չ. Առասպելաբանել, դիւցաբանել:

Mythólogy միթհօ՛լօճի գ. Առասպելաբանութիւն, դիցաբանութիւն, աստուածաբանութիւն հեթանոսաց:

N

N էն Ն: Չորեքտասաներորդ և բաղաձայն տառ այբուբենից Անգղիացւոց: Երբեմն յետադաս m տառի ոչ հնչի, զոր օրինակ condemn, քօնտէմ. contemn, քօնթէմ:

To Nab նէպ բ, ն. Յանկարծակի ըմբըռնել կամ 'ի վերայ հասանել:

Nádir նէ՛յտըր գ. Նատիր, ոտնակէտ:

Nafe նէյֆ գ. Ազգ հողամաղ կամ ձկընկուլ թռչնոյ: [անպրուար:

Nag նէկ գ. Երիվարիկ, մատակաձի,

Nail նէյլ գ. Եղունգն. մեխ. մագիլ. ճիրանք. բեեռ, հեղյս. չափ ինչ անգղիական: On the –, անդէն և անդ, իսկոյն:

To Nail, բ, ն. Բևեռել, հեղուսել, բևեռակապ ամրել. հաստատել:

Náiler նէ՛յլըր գ. Բևեռագործ։

Náked նէ՛յքէտ ած. Մերկ, հոլանի, անծածկոյթ. անզէն, անպատսպար. զուրկ, թափուր, կապուտ. յայանի. պարզ, անպաճոյճ. սոսկ, առանձին։

Nákedly նէ՛յքէտլի մ. Ի մերկուց, մերկ, հոլանի. պարզաբար, առանձինն, սոսկապէս. յայտնապէս, մերկապարանոց, բացերևակի։

Nákedness նէ՛յքէտնէս գ. Մերկութիւն. անպատսպարութիւն. պարզութիւն, բացայայտութիւն. անզարդութիւն։

Name նէյմ գ. Անուն. կոչումն, անուանակոչութիւն. այր, մարդ, անձն, հոգի. համբաւ, հռչակ, լուր, փառք, գովեստ, յիշատակ. իշխանութիւն, հրաման. սուտ անուն, կեղծիք, սուտութիւն, երևոյթ, կերպարան, պատրուակ. անուն չար, նախատինք։

To Name, բ, ն. Անուանել, կոչել, յորջորջել, կարդալ. յիշել զանունն, յիշատակել. ընտրել, կարգել, առաջի առնել։

Námeless նէ՛յմլէս ած. Անանուն, անյիշատակ, անլուր, անծանօթ, նուաստ, չնչին։

Námely նէ՛յմլի մ. Մանաւորաբար, առանձին իմն, յատկապէս, յանուանէ, մի ըստ միոջէ. այս է, այսինքն։

Námer նէ՛յմըր գ. Որ կոչէ կամ անուանէ։

Námesake նէ՛յմսէյք գ. Համանուն, անուանակից։

Nap նէփ գ. Նիրհ, թմրութիւն, քուն թեթև կամ սուղ. մազք կամ աղուամազք աստուծոյ։

To Nap, բ, ն. Թմրիլ, ծանրանալ 'ի քնոյ, նիրհել, կալ թմրեալ կամ անհոգ։

Nape նէյփ գ. Ծոծրակ։

Nápery նէ՛յփըրի գ. Սփռոց սեղանոյ, անդրոն։

Náphew նէ՛յֆիու գ. Շողգամ։

Náphtha նէ՛փթհէ գ. Նաւթ, կպրաձիւթ։

Nápkin նէ՛փքին գ. Վենջակ, անձեռոցք կամ անձեռոցիկ սեղանոյ. թաշկինակ, դաստառակ։

Nápless նէ՛փլէս ած. Որ ոչ է թաւամազ, գերծեալ, մաշեալ։

Náppiness նէ՛փփինէս գ. Լինելն թաւամազ կամ փրփրալից։

Náppy նէ՛փփի ած. Փրփրալից։

Náptaking նէ՛յփթէյքին գ. Յանկարծ ըմբռնումն, հասանելն 'ի վերայ յանկարծ ակի։

Narcíssus նարսի՛սըս գ. Նարկիզ։ [(ծաղ)։

Narcótic նարքօ՛թիք ած. Թմրեցուցիչ

Nard նարտ գ. Նարդ. իւղ նարդի։

Nare նէյր գ. Ռնգունք։

Nárrable նէ՛ռրէպլ ած. Պատմելի։

To Nárrate նէ՛ռրէյթ բ, ն. Պատմել, վիպասանել, ճառել, ասել։

Narrátion նէռրէ՛յշըն գ. Պատմութիւն, զրոյցք, բան, ճառ, վէպ։

Nárrative նէ՛ռրէթիվ գ. Պատմութիւն, զրոյցք, բան։

Nárrative, ած. Պատմական, պատմիչ, պատմողական։

Nárratively նէ՛ռրէթիվլի մ. Պատմաբար, պատմողաբար։

Narrátor նէռրէ՛յթըր գ. Պատմիչ, պատմող, վիպասան։

Nárrow նէ՛ռրօ ած. Նեղ, անձուկ. փոքր, սակաւ, հակիրճ, սուղ. կծծի, ագահ. կարճամիտ, նուաստախոհ. սեղմեալ, չքաւոր, չափաւոր. մերձաւոր, հպաւոր. փութաջան, մտադիր, զգուշաւոր. կարճատն։

To Nárrow, բ, ն. Սեղմել, ամփոփել, կարճել, համառօտել, նուազեցուցանել։

Nárrowly նէ՛ռրօլի մ. Անձկագոյնս. համառօտիւ, կարճ 'ի կարճոյ. սերտիւ, մտադիր, ստուգագոյնս, փութաջան, քաջ. հպաւորագոյնս, 'ի մօտոյ. ժլատիւ, կծծութբ. հազիւ, դժուարաւ։

Nárrowness նէ՛ռրօնէս գ. Անձկութիւն. կարճութիւն, համառօտութիւն. չափաւորութիւն, աղքատութիւն. ժլատութիւն, անխայումն։

Nárwhale նէ՛րհուէյլ գ. Կէտ ձուկն։

Násal նէ՛յզէլ ած. Ընչական, ռնգական։

Násicornous նէյզիքօ՛րնըս ած. Որ ունի եղջիւրս 'ի վերայ ռնգաց, եղջերաքիթ։

Nástily նէ՛սթիլի մ. Ապականութեամբ, զազրութեամբ, գարշութեամբ։

Nástiness նէ՛սթինէս գ. Ապականութիւն, զազրութիւն, գարշութիւն։

Násty նէ՛սթի ած. Ապականի, գարշ, զազիր, աղտ, զզուելի. պագշոտ, վաւաշ, յայրատ, անառակ։

Nátal նէ՛թէլ ած. Ծննդեան, ծննդոց, բնիկ, հայրենի։

Natátion նէթէ՛յշըն գ. Լող, լող, լողացումն։

Náthless նէ՛թհլէս մ. Բայց, սակայն, սակայն և այնպէս։

Náthmore նէ՛թհմօր մ. Ոչ ևս, ոչ ևս առաւել։

Nátion նէ՛յշըն գ. Ազգ, զարմ, ժողովուրդ, բազմութիւն, տոհմ, ծնունդ։

Nátional նէ՛շընէլ ած. Ազգային, ընդհանուր, հասարակաց. ազգակից, համազգի։

Nátionally նէ՛շընէլլի մ. Ազգովին, ազգովին, բոլորովին, առհասարակ։

Nátionalness նէ՛շընէլնէս գ. Լինելն ազգային կամ ընդհանուր, ընդհանրութիւն։

Nátive նէ՛թիվ գ. Բնակ, առաջին բնակիչ. սկիզբն, ծագումն, աղբիւր։

Nátive, ած. Բուն, բնիկ, բնական, բնա

ծին, ընդաբոյս, բնաւորեալ. սկզբնական, նախկին, առաջին. հայրենի, հայրենեաց, ծննդեան, 'ի ծնէ:

Nátiveness նէ՛տիվնէս գ. Լինելն բնածին կամ բնիկ:

Natívity նէտի՛վիտի գ. Ծնունդ. օր ծնըն-դոց. ծննդաբանութիւն, աղթարք:

Nátural նէ՛չիուրէլ գ. Տխմար, ապէտ, անուս. բնակ, առաջին բնակիչ. բնութի, բնաւորութիւն, բոյս բարուց:

Nátural, ած. Բնական. բուն, բնիկ, բնածին. անհարազատ, պոռնկորդի, աղճ-կորդի, խորթ. բնական, անխառն, զուտ. անկեղծ. պարզ, անպաճոյճ, անարուեստ. յատուկ, բնաւորեալ, բնաւորական. խանդակաթ, կաթոգին, գորովալից:

Náturalist նէ՛չիուրէլիստ գ. Բնագէտ, բնախօս. բնապաշտ:

Naturalizátion նէչիուրէլիզէ՛շըն գ. Ընդունելութիւն իրաւանց բնիկ քաղաքացւոյ, բնիկ քաղաքականութիւն:

To Náturalize նէ՛չիուրէլայզ բ, ն. Տալ ումեք իրաւունս բնիկ քաղաքացւոյ, ընդունել 'ի քաղաքականութիւն, գրել զոք բնիկ քաղաքացի. բնաւորել, սովորեցուցանել:

Náturally մ. Բնապէս, բնաւորապէս, 'ի բնէ, բնութեամբ, ըստ բնածին բարուց. ինքնին, դիւրաւ, ինքնաբերաբար:

Náturalness գ. Բնականութիւն, հարազատութիւն, ինքնին բերումն:

Náture նէ՛չիուր գ. Բնութիւն, բնական կարգ իրաց, օրէնք բնութեան. բնութիւն, իսկութիւն, էութիւն. բնաւորութի, բոյս բարուց. ընթացք, տրամադրութի, խառնուած, կազմութի. բնական դութ. ազգ, տեսակ. բնաբանութիւն, բնախօսութիւն. հաստիչ բնութե, արարիչ. որպիսութիւն, հանգամանք, պատճառ, զօրութի, կարգ, սահման. տիեզերք:

Natúrity նէչիու՛րիտի գ. Բնականութի, բնաւորութիւն: [ծովային:

Nával նէ՛վէլ ած. Նաւական, նաւու,

Nave նէյվ գ. Գունտ անուոյ. միջին մասն կամ կամար եկեղեցւոյ:

Nável նէ՛յվըլ գ. Պորտ. մէջ, սիրտ, խորք:

Návelgall նէ՛յվըլկօլ գ. Վէրք թիկանց (գրաստուց):

Návelwort նէ՛յվըլուըրթ գ. Խոտ ինչ:

Návew նէ՛յվիու գ. Շողգամ:

Naught նօթ գ. Ոչինչ: Տես Nought.

Naught, ած. Յոռի, վատթար, չնչին, անպիտան, չար:

Náughtily նօ՛թիլի մ. Չարաչար, չարութեամբ, անզգամութեամբ:

Náughtiness նօ՛թինէս գ. Չարութիւն, անզգամութիւն, վատթարութիւն, սատ-հակութիւն, խեռութիւն:

Náughty նօ՛թի ած. Յոռի, վատթար, մտասակար, անբարի. խեռ, անզգամ, ժանտ, զեղծ, անառակ:

Návigable նէ՛վիկէպըլ ած. Նաւարկելի:

Návigableness գ. Լինելն նաւարկելի:

To Návigate նէ՛վիկէյթ բ, ն, և չ. Նաւարկել, անցանել նաւու, հատանել:

Navigátion նէվիկէ՛շըն գ. Նաւարկութիւն, նաւագնացութիւն. արուեստ նաւարկութեան. նաւք:

Navigátor նէվիկէ՛թըր գ. Նաւորդ, նաւաստի. նաւավար, նաւագն:

Náulage նօ՛լէճ գ. Վարձ նաւու:

Náumachy նօ՛մէքի գ. Նաւամարտութի, հանդէս նաւամարտութեան:

To Naúseate նօ՛շիէյթ բ, չ. Զզուիլ, նողկալ, գարշիլ. խառնակիլ ստամոքաց:

To Naúseate, բ, ն. Զզուիլ, նողկալ, գարշիլ. զզուեցուցանել, յափրացուցանել:

Naúseous նօ՛շըս ած. Զզուելի, նողկալի, գարշելի. ձանձրալի. խառնակիչ ստամոքաց, ործացուցիչ:

Naúseously մ. Գարշելի իմն, զզուանօք:

Naúseousness գ. Գարշութի, զզուումն, զզուանք:

Náutic, Náutical նօ՛թիք, նօ՛թիքէլ ած. Նաւաստութե, նաւորդաց, նաւարկութե:

Náutilus նօ՛թիլըս գ. Խեցեմորթ ինչ ծովու:

Návy նէ՛յվի գ. Տորմիղ կամ գումարտակ նաւուց, նաւախումբ, նաւատորմիղ:

Nay նէյ մ. Ոչ, մի. այն զի, մանաւանդ զի, ալինա, ոչ միայն... այլև, ապաքէն. քան, մի լիցի:

Náyword նէ՛յուըրտ գ. Բացասութիւն, հերքումն. հարևանցի կամ ընդ կատակս յանդիմանութիւն. նշան 'ի ճանաչել զմի-մեանս:

Ne նի մ. Ոչ, և ոչ:

Neaf նիֆ գ. Դաստակ, բուռն, ձեռն:

To Neal նիլ բ, ն. Վերստին եփել կամ արկանել 'ի հուր (զհրահալելիս), մխել վերստին:

To Neal, բ, չ. Քաջ եփիլ կամ մխիլ:

Neap նիփ ած. Յած, պակասեալ: --tide, տեղատութիւն:

Near նիր. նիա. Առ, առընթեր, մերձ, հուպ, առ երի, մօտ:

Near, մ. Գրեթէ, գոգցես, իբր, ոչինչ ընդհատ. առ ձեռն պատրաստ. ոչինչ հեռի, մերձ, առընթեր:

Near, ած. Մօտաւոր, մերձաւոր, մօտ, հուպ. 'ի կարճոյ, ուղիղ, անխոտոր, անմոլար. ներքին, մտերիմ, մօտալուտ, մեծ, կարեւոր, երեւելի. կծծի, գծուծ: – hand, առ ձեռն պատրաստ, անմիջապէս, խոկոյն:

Neárly նի՛րլի մ. Ի մօտոյ, անմիջապէս. կարի իմն, մեծապէս, սակաւ, ակամայ, 'ի հարկէ. գծծաբար, ճշգելով:

Neárness նի՛րնէս գ. Մերձաւորութիւն, հպաւորութիւն, մօտաւորութիւն. ազգակցութիւն, խնամութիւն. գծծութիւն, ճշգութիւն, կարկամութիւն:

Neat նիթ գ. Արջառ, անդեայ. կով, եզն:

Neat, ած. Մաքուր, ջինջ, յստակ, պայծառ, սուրբ, գեղեցիկ. պարզ, անապակ:

Néatherd նի՛թհէրտ գ. Անդէորդ, եզնավար, կովարած:

Néatly նի՛թլի մ. Գեղեցիկս, վայելուչ իմն. մաքրութեամբ:

Néatness նի՛թնէս գ. Մաքրութիւն, գեղեցկութիւն, վայելչութիւն:

Neb նէպ գ. Ունչք, բերան, շուրթն, կտուց:

Nébula նէ՛պիուլէ գ. Մառայլ, մթութիւն, ստուերած. մէգ աչաց, լուսն:

Nébulous նէ՛պիուլըս ած. Միգամած, ստուերամած, մառայլ, մթին:

Nécessaries նէ՛սէսէրիզ գ. Պիտոյք, կարեւոր պէտք, կարիք:

Nécessarily նէ՛սէսէրիլի մ. Հարկաւ, 'ի հարկէ, անհրաժեշտ:

Nécessariness նէ՛սէսէրինէս գ. Հարկ, հարկաւորութիւն:

Nécessary նէ՛սէսէրի ած. Հարկաւոր, կարեւոր. անհրաժեշտ, բռնադատական, անժխտելի:

To Necéssitate նիսէ՛սիթէյթ բ, ն. Հարկել, հարկաւորել, ստիպել, բռնադատել, 'ի նեղ արկանել:

Necessitátion նիսէսիթէ՛յշըն գ. Հարկ, բռնադատութիւն:

Necéssitied նիսէ՛սիթիտ ած. Հարկեալ, կարօտեալ:

Necéssitous նիսէ՛սիթըս ած. Կարօտ, չքաւոր, աղքատ:

Necéssitousness նիսէ՛սիթըսնէս գ. Կարօտութիւն, չքաւորութիւն, աղքատութի:

Necéssitude նիսէ՛սիթիուտ գ. Կարօտութիւն, հարկ, կարիք. մերձաւորութիւն, բարեկամութիւն:

Necéssity նիսէ՛սիթի գ. Հարկ, հարկաւորութիւն. բռնադատութի, ստիպումն, տագնապ. կարօտութիւն, չքաւորութի. պէտք, պիտոյք, կարիք:

Neck նէք գ. Պարանոց, ուլն, փող, վիզ. կիրճ, նեղուց: On the –, անմիջապէս, զկնի միմեանց, անընդհատ: To break the – of an affair, արգելուլ, խափանել. քաջ յաւաջադէմ լինել:

Néckbeef նէ՛քպիֆ գ. Փապարեալ կամ բրտացեալ միս պարանոցի արջառոյ:

Néckcloth նէ՛քքլօթհ գ. Փողպատ:

Néckerchief նէ՛քըրչիֆ գ. Փողպատ, թաշկինակ պարանոցի (կանանց):

Nécklace նէ՛քլէյս գ. Քառ, մանեակ, քարամանեակ, քօղէք, մեհեանդ:

Néckweed նէ՛քուիտ գ. Կանեփ:

Nécromancer նէ՛քրօմէնսըր գ. Մեռելահմայ. կախարդ:

Nécromancy նէ՛քրօմէնսի գ. Մեռելահմայութիւն. կախարդութիւն, հմայք:

Néctar նէ՛քթըր գ. Նեկտար (ըմպելիք դից), անուշահոտ ըմպելի:

Néctared, Nectáreous նէ՛քթըրտ, նէքթէ՛րիըս ած. Անուշահոտ, ծաղկահոտ, անոյշ, անուշակ:

Néctarine նէ՛քթէրին գ. Պտուղ ինչ:

Néctarine, ած. Անուշահոտ, անոյշ, անուշակ:

Need նիտ գ. Հարկ, պէտք, կարիք, կարօտութիւն, չքաւորութիւն, աղքատութի:

To Need, բ, ն. Պէտս ունել, հարկ կամ պիտոյ լինել, խնդրել, պահանջել:

To Need, բ, չ. Կարօտիլ, չքաւորիլ, պէտս ունել. հարկ կամ պիտոյ լինել, պիտոյանալ, պիտել:

Neéder նի՛տըր գ. Որ պէտս ունի, կարօտեալ, չքաւոր, կարօտ:

Neédful նի՛տֆուլ ած. Հարկաւոր, կարեւոր, պիտանի:

Neédfully նի՛տֆուլլի մ. Հարկաւ, 'ի հարկէ, հարկաւորապէս:

Neédfulness նի՛տֆուլնէս գ. Հարկաւորութիւն, կարեւորութիւն, պիտանութի:

Neédily նի՛տիլի մ. Կարօտաբար, աղքատութեամբ, չքաւորութեամբ:

Neédiness նի՛տինէս գ. Հարկաւորութի, կարօտութիւն, չքաւորութիւն:

Neédle նի՛տլ գ. Ասեղն. սլաք կողմնացուցին:

Neédle-fish նի՛տլ-ֆիշ գ. Ձուկն ինչ:

Neédleful նի՛տլֆուլ գ. Ասղանի կամ թել ասղան:

Neédler, Neédlemaker նի՛տլըր, նի՛տլմէյքըր գ. Յօրինող ասղան, ասղնագործ:

Neédlework նի՛տլուըրք գ. Ասղնեգործութիւն. ասղանագործք, ասղնեգործք:

Neédless նի՛տլէս ած. Ոչ կարեւոր, անպիտան, ունայն, վայրապար. անկարօտ, որ չունի պէտս:

Neédlessly նի՛տլէսլի մ. Յանպէտս, վայրապար:

Needlessness նիտլէսնէս գ. Անպիտանութիւն. ոչ կարեւորութիւն:

Needment նիտմէնթ գ. Պէտք, պիտանութիւն, կարեւորութիւն:

Needs նիտզ մ. Հարկաւ, 'ի հարկէ, անհրաժեշտ, յակամայ կամս:

Needy նիտի ած. Կարօտեալ, աղքատ, չքաւոր, սնանկ, աղկաղկ:

Ne'er նէյր. Համառօտումն Never բառի:

To Neese նիզ բ, չ. Փռնգալ, փռնչել:

Nef նէֆ գ. Թեւ կամ կողմն եկեղեցւոյ:

Nefárious նիֆէրիըս ած. Եղեռնաւոր, ապիրատ, նողկալի, անլուր:

Negátion նիկէյշըն գ. Ժխտումն, բացասութիւն. չունելութիւն, պակասութիւն:

Négative նէկէթիվ գ. Բացասական նախադասութիւն. բացասական մասնիկ:

Négative, ած. Բացասական, ժխտողական. արգելական:

Négatively նէկէթիվլի մ. Բացասութեամբ, բացասաբար. ոչ դրականապէս:

Negléct նէկլէքթ գ. Անհոգութիւն, զանցառութիւն, հեղգութիւն, ծուլութիւն. ստոնգանումն, արհամարհանք. անմտադրութիւն, անզգուշութիւն:

To Negléct, բ, ն. Անփոյթ լինել, զանց առնել, անտես առնել, հեղգալ. ստոնգանել, անգոսնել, առ ոչինչ գրել. յապաղել, թողուլ, 'ի բաց ընկենուլ:

Neglécter նէկլէքթըր գ. Ստոնգանող, արհամարհող, զանցառու:

Negléctful նէկլէքթֆուլ ած. Անհոգ, անփոյթ, հեղգ, զանցառու, դանդաղ:

Negléctfully նէկլէքթֆուլլի մ. Անհոգութեամբ, պղերգութեամբ:

Negléction նէկլէքշըն գ. Հեղգութիւն, անհոգութիւն: [հոգ, անփոյթ:

Negléctive նէկլէքթիվ ած. Պղերգ, ան-

Négligence նէկլիճէնս գ. Անհոգութիւն, պղերգութիւն, զանցառութիւն, անմտադրութիւն:

Négligent նէկլիճէնթ ած. Անհոգ, անփոյթ, պղերգ, հեղգ, զանցառու, արհամարհող, անզգոյշ:

Négligently նէկլիճէնթլի մ. Հարեւանցի, վեր 'ի վերոյ, վայրապար, վարկպարազի. անհոգաբար, արհամարհանօք. հեղգութեամբ, զանցառութեամբ, դանդաղանօք:

To Negótiate նիկօշիէյթ բ, չ. Միջնորդ լինել, 'ի մէջ մտանել. շահավաճառ կամ տուրեւառիկ լինել:

Negotiátion նիկօշիէյշըն գ. Միջնորդութիւն, գործառնութիւն. առեւտուր, վաճառականութիւն:

Negotiátor նիկօշիէյթըր գ. Միջնորդ, գործակալ. գործարար, պաշտօնեայ:

Négro նիկրօ գ. Սեաւ ափրիկեցի, մաւրի, հնդիկ, խափշիկ:

Neif նիֆ գ. Տես Neaf.

Neigh նէյ գ. Վրնջիւն, խխնջիւն:

To Neigh, բ, չ. Վրնջել, խխնջել:

Néighbour նէյպըր գ. Մերձաւոր, դրացի, դրակից, սահմանակից. մտերիմ, բարեկամ, խորհրդակից. ընկեր, այլ:

To Néighbour, բ, ն. Մերձաւոր, դրացի կամ սահմանակից լինել, առընթեր մօտենալ, յարիլ, միանալ. ծանօթանալ, ընտելանալ:

Néighbourhood նէյպըրհուտ գ. Սահման կամ վայր մերձակայ. դրացութիւն, մերձաւորութիւն, սահմանակցութիւն. դրացիք, մերձաւորք, սահմանակիցք:

Néighbourly նէյպըրլի ած. Ընտելական, մտերմական, մարդասէր, քաղցր:

Néighbourly, մ. Մտերմաբար, միաբան սիրով, մարդասիրութեամբ:

Neíther նիթըր շ. Ոչ. եւ ոչ: --nor, ոչ... եւ ոչ: Not --, ոչ... եւ ոչ: No, nor --, ոչ երբէք, բնաւ, ոչ:

Neíther, դեր. Ոչ մին եւ ոչ միւսն, եւ ոչ մին, ոչ ոք յերկոցունց:

Neóphyte նիօֆայթ գ. Նորատունկ, մատաղատունկ, նորահաւատ:

Neotéric նիօթէրիք ած. Նոր, արդի, յետին, վերջին:

Nep նէփ գ. Կատուախոտ:

Népenthe նիփէնթի գ. Ցնծախոտ (դեղ ինչ փարատիչ տրտմութեան):

Néphew նէֆիու գ. Եղբօրորդի, քեռորդի. թոռն. որդի, յաջորդ, զաւակ:

Nephrític նիֆրիթիք ած. Երիկամնախտութեան. երիկամնախտ. օգտակար երիկամնախտութեան:

Népotism նէփօթիզմ գ. Տարապայման սէր եղբօրորդւոց:

Nerve նըրվ գ. Ջիլ. նեարդ. զօրութիւն:

Nérveless նըրվլէս ած. Անզօր, կթուցեալ:

Nérvous նըրվըս ած. Ջղապինդ, հաստաջիլ, կորովի, զօրաւոր. ջղային, ջղաց. ջղացաւ:

Nérvy նըրվի ած. Հաստաջիլ, կորովի, զօրաւոր:

Néscience նէշիէնս գ. Անգիտութիւն, տգիտութիւն:

Nesh նէշ ած. Գիրգ, փափուկ, քնքուշ, դիւրաճկանելի:

Ness նէս. Մասնիկ ածանցականաց գոյական անուանց, զոր օրինակ poisonous, թունաւոր. poisonousness, թունաւորութիւն: Յաւարտ յատուկ անուանց ցուցանէ գլուխ կամ հրուանդան:

Nest նէսթ գ. Բոյն. որջ, ծակ. դադար, տուն կամ տեղի ապաւինի. տաւփ, անօթ, ընդունարան:

To Nest, բ, չ. Բոյն դնել:

Néstegg նէսթէկկ գ. Ձու թողեալ 'ի բունի:

To Néstle նէսսըլ բ, չ. Բունել, դադարել, կալ, նստիլ, բնակիլ:

To Néstle, բ, ն. Պնել, նստուցանել, բնակեցուցանել. գրգալ, գրգել, գգուել:

Néstling նէսթլին գ. Թռչուն նորոգ ածեալ 'ի բունոյ:

Net նէթ գ. Վարմ, ուռկան, ցանց. ցանցակերպ հիւսուած, գործ ցանցահիւս:

Néther նէթհըր ած. Ստորին, ներքին. անդնդային, սանդարամետական:

Néthermost նէթհըրմօսթ ած. Ներքին, ստորին, խոնարհագոյն: [սուած:

Nétting նէթթին գ. Ցանցակերպ հիւ-

Néttle նէթթըլ գ. Եղինձ:

To Néttle, բ, ն. Խայթել, հարկանել. գրգռել, զայրացուցանել:

Nétwork նէթուըրք գ. Գործ ցանցահիւս:

Néver նէվըր մ. Ոչ երբեք, ոչ բնաւ, ամենևին, մի բնաւ, ոչինչ, ոչ, մի: --ending, անսպառ, անվախճան: --failing, անսխալ, անմոլար: --dying, անմահ, անշէջ: --ceasing, անդադար, անսպառ, մշտահոս: --fading, անթառամ, մշտադալար:

Neverthelés նէվըրթհըլէս մ. Բայց, սակայն, սակայն և այնպէս, 'ի վերայ այսր ամենայնի:

Neúrology նիւ-րօլօճի գ. Ջղաբանութի:

Neúrotomy նիւ-րօթօմի գ. Ջղահատութի:

Neúter նիւ-թըր գ, և ած. Ոչ միաբեալ 'ի մի կողմն, անտարբեր. չէզոք (անուանք և բայք):

Neútral նիւ-թրէլ ած. Ոչ միաբեալ 'ի մի կողմն, անխախ:

Neútral, գ. Ոչ միաբեալ 'ի մի կողմն, անխախ, անտարբեր:

Neutrálity նիւ-թրէլիթի գ. Չհակամիտելն 'ի մի կողմն, անխտրութիւն:

Neútrally նիւ-թրէլլի մ. Չէզոքապէս, անխտրաբար:

New նիւ ած. Նոր, նորոգ. թարմ. արդի, այժմեան. անվարժ, անկիրթ, համբակ, անփորձ. նորոգեալ. նորալուր, անլուր, անսովոր:

New, մ. Նոր, նորոգ, վերստին: Վարի 'ի բարդութիւնս բառից, զոր օրինակ --born, նորածին: --built, նորաշէն, նորակերտ, և այլն:

Néwel նիւ-իլ գ. Բուն շրջանակաւոր սանդղոց. նորութիւն:

Newfángled նիւ-ֆէնկըլտ ած. Նորահնար, նորասէր:

Newfángledness, Newfángleness նիւ-ֆէնկըլտնէս, նիւ-ֆէնկըլնէս գ. Նորասիրութի, ունայնասիրութիւն:

Néwing նիւ-ին գ. Մրուր գարեջրոյ:

Néwly նիւ-լի մ. Նոր, նորոգ. այժմ իսկ, արդ իսկ. վերստին, միւսանգամ:

Néwness նիւ-նէս գ. Նորութիւն. նոր ինչ. նորոգութիւն. անծանօթութիւն, անվարժութիւն. նորաձևութիւն:

News նիւզ գ. Նորալուրք, լուրք. նոր կամ անլուր ինչ: --writer, յօրինիչ լրագրոյ: --paper, լրագիր:

Néws-monger նիւզ-մընկըր գ. Սիրող լսող և պատմիչ նորալրոց:

Newt նիւթ գ. Կովադիայ:

New-year's-gift նիւ-եիրզ-կիֆթ գ. Պարգև նոր տարւոյ, կաղանդչեայ:

Next նէքսթ ած. Մերձաւոր, առընթեր, մօտակայ, յարակից. յետագայ, վաղուեան, երկրորդ:

Next, մ. Զկնի, ապա, երկրորդ: [միտ:

Nías նայէս գ. Տխմար, տգէտ, պարզա-

Nib նիպ գ. Կտուց թռչնոյ: Տես Neb. ծայր կամ բերան (գրչի):

Níbbed նիպպէտ ած. Որ ունի կտուց կամ ծայր:

To Níbble նիպպըլ բ, ն. Կտցահարել, խածանել, խայթել. կրծել, ուտել:

Níbbler նիպլըր գ. Կրծող, խածատիչ:

Nice նայս ած. Ճիշդ, կարի խիստ զգուշաւոր, մանրակրկիտ. գիրգ, փափուկ, քնքուշ, կակուղ. անվթար, մաքուր, գեղեցիկ, նուրբ, ընտիր, ազնիւ, ճարտար. երկիւղած, զգուշաւոր. դժուարին, վտանգաւոր, զգուշալի:

Nícely նայսլի մ. Զգուշեաւ, խնամով, ուշի ուշով, ճշգրտիւ, անվրէպ, գեղեցիկս, քաջիկ. փափկութեամբ, մեղմով, գրգանօք, զգուշութեամբ:

Níceness նայսնէս գ. Ճշգութիւն, անվթարութիւն, գեղեցկութիւն, մաքրութի, ազնուութիւն, կատարելութիւն. փափկութիւն, գրգութիւն. խնամ, փոյթ, զգուշութիւն. նրբութիւն, ճարտարութի:

Nícety նայսիթի գ. Նրբութիւն կամ սրութիւն (մտաց), ճարտարմտութի. պչրանք, ծեքծեքանք. փափկութիւն, գրգութիւն. զգուշութիւն, խնամ, փոյթ. նրբութիւն, ճարտարութիւն, գեղեցկութիւն, վայելչութիւն. մեղկութիւն, կնատութիւն:

Niche նիչ գ. Արձանատեղ, խորշ արձանաց յորմն:

Nícher նիչըր գ. Բոյս ինչ:

Nick նիք գ. Դէպ ժամ. փոքրիկ հատուած կամ գիծ, փայտանիշ. հաշիւ, թիւ. յաջողութիւն, պատեհութիւն, բաղդ:

To Nick, բ. ն. Ի դէպ ժամու հասանել, յաջողել, հանդիպել, գտանել. գծել. 'ի դէպ գալ, միաբանիլ. վանել կամ տանել 'ի խաղու. պարապ կամ յաջողութիւն գտանել:

Nickname նիքնէյմ գ. Անուն ընծայեալ ումեք 'ի նախատինս:

To Níckname, բ. ն. Ընծայել ումեք անուն նախատական:

To Níctate նիքթէյթ բ. ն. Ակնարկել, քթթել զակն, թարթափել զաչս:

Nide նայտ գ. Թուխս մի կամ ծնունդ թռչնոց:

Nídget նիտճէթ գ. Երկչոտ, վատասիրտ, անպիտան ոք:

Nidificátion նիտիֆիքէյշըն գ. Շինել կամ դնել զբոյն:

Níding նիտինկ ած. Երկչոտ, վատասիրտ, վեհերոտ, անպիտան:

Nídorous նիտօրըս ած. Որ ունի հոտ ճարպոյ խորովելոյ:

Nidorósity նիտօրօսիթի գ. Ծուխ կամ գոլորշի ստամոքաց:

Nidulátion նիտիուլէյշըն գ. Ժամանակ թխսելոյ կամ դադարելոյ 'ի բունի:

Niece նիս գ. Դուստր եղբօր կամ քեռ:

Níggard նիկկըրտ գ. և ած. Կծծի, կարկամ, ժլատ:

To Níggard, բ. ն. Խնայել, ճշդել, լինել սակաւապիտութեամբ:

Níggardish նիկկըրտիշ ած. Կծծի, ժլատ:

Níggardliness նիկկըրտլինէս գ. Կծծութիւն, ժլատութիւն, կարկամութիւն:

Níggardly նիկկըրտլի ած. Կծծի, կարկամ, ժլատ. ճիշդ, խնայող:

Níggardly, մ. Կծծութեամբ, ժլատութեամբ, կարկամութեամբ:

Níggardness նիկկըրտնէս գ. Կծծութիւն, ժլատութիւն:

Nigh նայ. նխ. Առ, մերձ, հուպ, մօտ, առընթեր, առ երի:

Nigh, մ. Մերձ, հուպ, մօտ. մինչև, գոգցես, գրեթէ, իբր, իբրև:

Nigh, ած. Մերձաւոր, հուպ, մօտալուտ, եկեալ հասեալ. մերձաւոր, ազգական: – of a kin, մերձաւոր ազգական, արենառու:

To Nigh, բ. չ. Մատչիլ, մերձենալ:

Níghly նայլի մ. Ի մօտոյ. գրեթէ, գոգցես:

Níghness նայնէս գ. Մերձաւորութիւն, մօտաւորութիւն, հպաւորութիւն:

Night նայթ գ. Գիշեր, ցայգ. մահ. տգիտութիւն. մթութիւն: To --, 'ի գիշերի, յայսմ գիշերի:

Nightbráwler նայթպրօլըր գ. Խռովարար 'ի գիշերի:

Níghtcap նայթքէփ գ. Գիշերնոց:

Níghtcrow նայթքրօ գ. Հաւապատիր, բու:

Níghtdew նայթտիու գ. Ցօղ գիշերոյ:

Níghtdog նայթտօկ գ. Շուն որսորդ 'ի գիշերի:

Níghtdress նայթտրէս գ. Գլխանոց կամ արկանելիք գիշերոյ:

Níghted նայթէտ ած. Աղօտացեալ, նսեմացեալ, մթագին:

Nightfáring նայթֆէյրինկ գ. Գիշերաքայլ, գիշերաշրջիկ, գիշերագնաց:

Níghtfire նայթֆայր գ. Հուր շրջմոլիկ:

Níghtfly նայթֆլայ գ. Ճանճ գիշերոյ:

Nightfóundered նայթֆաունտըրտ ած. Կորուսեալ կամ մոլորեալ 'ի գիշերի:

Níghtgown նայթկաուն գ. Զգեստ կամ արկանելի ինչ 'ի պէտս գիշերոյ:

Nighthag նայթհէկ գ. Վհուկ կամ այս գիշերային: [րելի:

Níghtingale նայթինկէյլ գ. Սոխակ. սի-

Níghtly նայթլի մ. Գիշերի, գիշերայն. զգիշերն ողջոյն, զամենայն գիշերս:

Níghtly, ած. Գիշերային, գիշերախառն:

Níghtman նայթմէն գ. Որ կրէ զաղտեղութիւնս 'ի գիշերի:

Níghtmare նայթմէյր գ. Մղձաւանջ:

Níghtpiece նայթփիս գ. Նկար՝ որոյ գոյնք երևին իբր 'ի լոյս ճրագի, գիշերանկար:

Níghtrail նայթրէյլ գ. Վերարկու կամ ագանելի 'ի գիշերի:

Nightráven նայթրէյվըն գ. Բու, հաւապատիր: [րոյ:

Nightróbber նայթրօպպըր գ. Գող գիշե-

Níghtrule նայթրուլ գ. Աղմուկ գիշերոյ:

Níghtshade նայթշէյտ գ. Շնխաղող. խոտ ինչ:

Nightshíning նայթշայնինկ ած. Գիշերափայլ, որ փայլէ կամ ցոլանայ 'ի գիշերի:

Níghtshriek նայթշրիք գ. Աղաղակ կամ գոչիւն 'ի գիշերի:

Nighttripping նայթթրիփփինկ ած. Որ սողայ կամ թաքթաքուր շրջի 'ի գիշերի:

Níghtwalk նայթուօք գ. Գնացք 'ի գիշերի:

Níghtwalker նայթուօքըր գ. Գիշերաշրջիկ:

Nightwárbling նայթուօրպլինկ ած. Որ երգէ 'ի գիշերի, գիշերաբարբառ:

Níghtward նայթուօրտ ած. Մերձ 'ի գիշեր, անագանեալ, տարաժամեալ:

Níghtwatch նայթուօչ գ. Զարթուցիչ ժամացոյց:

Nigréscent նայկրէսսէնթ ած. Թուխ լրթագոյն:

Nigrificátion նիկրիֆիքէյշըն գ. Սևութիւն, սևացուցանելն:

Nihílity նայհիլիթի գ. Ոչինչ, ոչնչութիւն, չէութիւն, անգոյութիւն:

Nill նիլ գ. Բոց կամ կայծակունք հրահալեկաց:

To Nill, բ, ն. Ոչ կամիլ, հրաժարիլ, չաւանուլ յանձն, մերժել:

To Nim նիմ բ, ն. Առնուլ, գողանալ, չորթել:

Nímble նիմպըլ ած. Դիւրաշարժ, թեթեւաշարժ, շոյտ, յաջողակ, սթափ, թեթեւ:

Nímbleness նիմպըլնէս գ. Դիւրաշարժութիւն, թեթեւաշարժութիւն, երագութիւն, շուտափութիւն, թեթեւութիւն, յաջողակութիւն:

Nímbless նիմպլէս գ. Արագութիւն, թեթեւութիւն:

Nímblewitted նիմպըլուիթթէտ ած. Արագամիտ, ճարտարամիտ, երագ առ 'ի խօսել, պատրաստական 'ի պատասխանիս:

Nímbly նիմպլի մ. Երագս, թեթեւս, երագաշարժ, յաջողակս, ճարտար:

Nímiety նիմայէթի գ. Առաւելութիւն:

Níncompoop նինքըմփուփ գ. Յիմար, անմիտ, ժամանակաճառ:

Nine նայն գ. Ինն:

Nínefold նայնֆօլտ ած. Իննպատիկ, իննկէս, ինն անգամ:

Nínepins նայնփինզ գ. Խաղ ինչ:

Nínescore նայնսքօր ած. Հարիւր ութսուն, իննկս քսան:

Nineteen նայնթին ած. Իննեւտասն:

Nineteenth նայնթինթհ ած. Իննեւտասներորդ:

Nínety նայնթի ած. Իննսուն:

Nínny նիննի գ. Տխմար, անմիտ:

Nínnyhammer նիննիհէմմըր գ. Խօլ, յիմար, անմիտ, թանձրամիտ:

Ninth նայնթհ ած. Իններորդ:

Nip նիփ գ. Խայթուած, խածուած. հարուած, վէրք. ժանգ կամ գալուկն արմտեաց. հարուածք բանից, երգիծաբանութի:

To Nip, բ, ն. Կսմել, խթել. հարկանել, խայթել, խածանել. հատանել, ցանել. հարկանել (եղեման կամ ցրտոյ), թառամեցուցանել, չորացուցանել, ապականել. նեղել, չարչարել. կծանել, երգիծանել, զկծեցուցանել:

Nípper նիփփըր գ. Երգիծաբան:

Nípphers նիփփըրզ գ. Փոքրիկ ունելիք, մազխիլ:

Níppingly նիփփինկլի մ. Երգիծաբանութ:

Nípple նիփփըլ գ. Պտկունք ստեանց. ծայրք ներքին մասանց ինչ մարմնոյ:

Nípplewort նիփփըլուըրթ գ. Խոտ ինչ:

Nísi prius նայսի փրայըս գ. Հրաման ինչ դատաւորական:

Nit նիթ գ. Անիծ կամ սերմն փոքրիկ կենդանեաց:

Níteney նայթէնսի գ. Պայծառութիւն, լուսափայլութի. ջանք, ճիգն, ձգտումն:

Níthing նիթհինկ գ. Տես Niding.

Nítid նիթիտ ած. Փայլուն, ջինջ, պայծառ, լուսափայլ:

Nítre նայթըր գ. Բորակ կամ բաւրակ, աղբորակ, շնչբորակ:

Nítrous նայթրըս ած. Բորակային, բորակոտ, բորակալից, բորակախառն: [լից:

Nítry նայթրի ած. Բորակային, բորակա-

Níttily նիթթիլի մ. Լի անիծօք ոջլոց:

Nítty նիթթի ած. Բաղմանիծ:

Nível նիվէլ ած. Ձիւնալից, ձիւնաբեր:

Níveous նիվիըս ած. Ձիւնափայլ:

Nízy նայզի գ. Տխմար, անմիտ:

No նօ. մ. Ոչ, մի: — not, ոչ ոչ, ոչ երբեք:

No, ած. Ոչ ոք, ոչ ինչ, վայրապար, զուգնաքեայ, ոչ: — one, ոչ ոք, և ոչ մի ոք:

To Nobílitate նօպիլիթէյթ բ, ն. Ազնուական առնել, գրել ընդ ազնուականս, ազնուացուցանել:

Nobílity նօպիլիթի գ. Ազնուականութիւն, ազնուատոհմութիւն. պատիւ ազնուականութեան. ազնուականք, ազատորեար, աւագանի. ազնուութիւն, գերազանցութիւն, մեծութիւն. ազնուաբարոյութիւն, վեհանձնութիւն, առատաձեռնութիւն, բարութիւն:

Nóble նօպըլ գ. Ազնուական, ազատ, սեպուհ, աւագ. ազգ ինչ արծաթի դրամոյ:

Nóble, ած. Ազնուական, ազատազգի, քաջատոհմ, ազատ. ազնիւ, երեւելի, պայծառ, հոյակապ:

Nóble liverwort նօպըլլիվըրուըրթ գ. Բոյս ինչ օգտակար լերդացաւութեան:

Nóbleman նօպըլմէն մ. Այր ազնուական, ազնուական, ազատ, սեպուհ:

Nóbleness նօպըլնէս գ. Ազնուութիւն, քաջալաւութիւն, գերազանցութիւն, մեծութիւն, բարութիւն. ազնուականութի, բարետոհմութիւն, քաջատոհմութիւն:

Nobléss նօպլէս գ. Ազնուականութիւն. ազնուութիւն. ազնուականք:

Nóbly նօպլի մ. Ազնուաբար, որպէս զազնուական, ըստ կարգի ազատաց. պայծառապէս, վայելչաբար:

Nóbody նօպօտի գ. Ոչ ոք, և ոչ մի ոք:

Nócent նօսէնթ ած. Յանցաւոր, պարտաւոր, վնասապարտ. չար, վնասակար, թունաւոր:

Nock նօք գ. Ճեղքուած, հատուած, նիշ. երասան, յետոյք:

To Nock, բ, ն. Դնել 'ի վերայ հատուածոյն կամ նշանին:

Noctámbulo նօքթէմպիուլօ գ. Գիշերաշրջիկ, գիշերագնաց, որ շրջի 'ի քուն:

Noctíferous նօքթի՛ֆէրըս ած. Գիշերաբեր։

Noctívagant նօքթի՛վէկէնթ ած. Գիշերաշրջիկ։

Nóctuary նօ՛քչիուէրի գ. Պատմութիւն անցից գիշերոյ։

Nócturn նօ՛քթըրն գ. Գիշերային ժամակարգութիւն, գիշերապաշտօն։

Noctúrnal նօքթը՛րնէլ գ. Գիշերաչափ (գործի աստեղաբաշխական)։

Noctúrnal, ած. Գիշերային, գիշերական, գիշերոյ։

Nod նօտ գ. Ակնարկութիւն, նշան. տատանումն, ցնցումն. նինջ, ծանրութիւն 'ի քնոյ. զիջումն, հպատակութիւն։

To Nod, բ, չ. Ակնարկել. խոնարհեցուցանել զգլուխն. ննջել, ծանրանալ 'ի քնոյ. տատանիլ։

Nodátion նօտէ՛շըն գ. Ոստաւորութիւն, կապումն։

Nódder նօ՛տտըր գ. Որ ակնարկի առնէ, որ նշանացի խօսի։ [խատինս)։

Nóddle նօ՛տտըլ գ. Գլուխ (ասի 'ի նա-

Nóddy նօ՛տտի գ. Բթամիտ, գրաստամիտ, ախմար։

Node նօտ գ. Ոստ, ծունր, կապ. կոշտ կամ ուռոյցք 'ի վերայ ոսկերաց. զօդք մոլորակաց։

Nodósity նօտօ՛սիթի գ. Հանգոյց, կապ. ոստ, ոստաւորութիւն։

Nódous նօ՛տըս ած. Ոստալից, խստապինդ. դժուարին, դժուարակնճին։

Nódule նօ՛տիուլ գ. Ջանգուած, գունտ, գնդակ։

Nóggen նօ՛կկէն ած. Խիստ, դժնդակ, դժոխըմբեր։

Nóggin նօ՛կկին գ. Փոքրիկ ստաման, ճաշակ, քսեստ։

Nóiance նօ՛յէնս գ. Վնաս, զեան, չարիք։ Տես Annoyance.

To Noie նօյ բ, ն. Վնասել։

Nóier նօ՛յըր գ. Վնասարար, վնասակար։

Nóious նօ՛յըս ած. Վնասակար, դժնդակ, ձանձրացուցիչ, տաղտկալի։

Noise նօյզ գ. Աղաղակ, ձայն, հնչիւն, գոչիւն, ճիչ. խօխոջիւն. շառաչիւն, շաչիւն, թնդիւն, բոմբիւն, ճայթիւն. ոտնաձայն, դոփիւն. խռովութի, աղմուկ. համբաւ, հռչակ, զրոյց. բղխումն. շշնջիւն, հծծումն, քրթմնջիւն. կռճտումն։

To Noise, բ, ն. Հռչակել, հռչակ հարկանել, համբաւել, պատմել, հրատարակել։

To Noise, բ, չ. Աղաղակ հարկանել, գոչել, մեծաձայն հնչել կամ բարբառել։

Nóiseful նօ՛յզֆուլ ած. Մեծաձայն, մեծաբարբառ, մեծագոչ. բարձր, ուժգին, քաջահնչող։

Nóiseless նօ՛յզլէս ած. Անձայն, անշշունջ, անբարբառ, լուռ, լռիկ։

Nóisemaker նօ՛յզմէյքըր գ. Որ գոչէ կամ աղաղակ բառնայ։

Nóisiness նօ՛յզինէս գ. Սաստկութիւն ձայնի, մեծաբարբառ աղաղակ։

Nóisome նօ՛յսըմ ած. Վնասակար, չար, ապականիչ, վատառողջ, մահաբեր, դժընդակ, նեղիչ, տաղտկալի, գարշահոտ։

Nóisomely նօ՛յսըմլի մ. Գարշահոտութբ, ապականութեամբ։

Nóisomeness նօ՛յսըմնէս գ. Դժնդակութիւն, ապականութիւն, գարշութի, վնասակարութիւն։

Nóisy նօ՛յզի ած. Մեծագոչ, բարձրաբարբառ. խռովալից, բազմամբոխ։

Nolítion նօլի՛շըն գ. Չկամիլն, չկամութի։

Noll նօլ գ. Գլուխ (անասնոյ), գանկ։

Nómbles նը՛մպըլզ գ. Փորոտի այծեման։

Nomenclátor նօմէնքլէ՛թըր գ. Անուանակոչ, անուանագիր։

Nomencláture նօմէնքլէ՛չիուր գ. Անուանակոչութիւն, անուանագրութիւն, յորջորջումն. բառագիրք, շարք կամ դասակարգութիւն բառից։

Nóminal նօ՛մինէլ ած. Անուանական, բառական, ըստ անուան, անուամբ միայն, ոչ իրական։

Nóminally նօ՛մինէլլի մ. Անուամբ, ըստ անուան, ըստ յորջորջման։

To Nóminate նօ՛մինէյթ բ, ն. Անուանել, կոչել, յորջորջել. յիշել, յիշատակել. որոշել յանուանէ, կարգել կամ սահմանել զոք, ընտրել, առաջի առնել։

Nominátion նօմինէ՛շըն գ. Անուանելն կամ կոչելն զոք (յաստիճան աւագութե). իրաւունք անուանելոյ կամ առաջարկելոյ զոք (յընդունելութիւն աստիճանի աւագութեան)։

Nóminative նօ՛մինէթիվ գ. Անուանական կամ ուղղական (հոլով)։

Non նօն մ. Ոչ։ Վարի 'ի բարդութիւնս միայն. զոր օրինակ Non-act, ոչ ներգործութիւն կամ վճիռ. -- admission, ոչ ընդունելութիւն. -- appearance, ոչ երեւումն. -- attention, անմտադրութիւն. -- concurrence, ոչ համընթացութիւն, անզուգակցութիւն. -- existence, անգոյութիւն, չգոյութիւն. -- payment, ոչ վճարումն. -- performance, ոչ կատարումն. -- regardance, անհոգութիւն. -- residency, ոչ բնակութիւն, չգտանիլն։

Nónage նօ՛նէյճ գ. Կրտսերութիւն, անլիութիւն հասակի, մանկական ամք (ըստ իրաւագիտաց)։

Nonce նօնս գ. Միտք, կամք, խորհուրդ,

գիտաւորութիւն: For the –, *կամաւ*, *դիտմամբ*, *խորհրդածելով*:

Nonconfórmist նօնքօնֆօ́րմիստ գ. *Անմիաբան ընդ դաւանութի հաւատոյ անգղիացւոց*:

Nonconfórmity նօնքօնֆօ́րմիթի գ. *Անմիաբանութիւն*, *անհամաձայնութիւն*. *անմիաբանութիւն ընդ դաւանութեան անգղիական եկեղեցւոյ*:

None նըն ած. *Ոչ ոք*, *ոչ ինչ*, *և ոչ մի*, *ոչ*, *ոչ այլ ինչ*, *ոչ այլ ոք*:

Nonéntity նօնէնթիթի գ. *Չգոյութիւն*, *չէութիւն*, *չգոյ*, *անէք*, *անգոյ*, *ոչինչ*, *ոչնչութիւն*:

Nonexístence նօնէկզիսթէնս գ. *Չգոյութիւն*, *անգոյ*, *չգոյ*, *անէք*:

Nonjúring նօնճիուրինկ ած. *Որ ոչ երդնու կամ խոստանայ* (*պհնազանդութիւն*):

Nonjúror նօնճիուրըր գ. *Որ ոչ երդնու կամ խոստանայ հնազանդութիւն թագաւորի*, *ապստամբ*, *անհնազանդ*:

Nonnáturals նօննէչիուրէլս գ. *Ոչ բնականք*, *անբնականք*:

Nonparéil նօնփէրէլ գ. *Անզուգական կամ անհամեմատ գեղեցկութիւն*. *ազգ խնձորոյ*. *ազգ ինչ գրոյ տպագրութեան*:

Nónplus նօնփլըս գ. *Անհնարութիւն*, *անճարակութիւն*, *պարտութիւն*, *ապաբանութիւն*:

To Nónplus, բ, ն. *Յանհնարս կամ 'ի նեղ արկանել*, *'ի պարտութիւն մատնել*, *ըմբերանել*, *խայտառակել*:

Nonrésidence նօնրէզիտէնս գ. *Ոչ բնակութիւն*, *բացակայութիւն*:

Nonrésident նօնրէզիտէնթ գ. *Որ ոչ կայ 'ի տեղւոջ իւրում*, *հեռացեալ 'ի տեղւոջէ կամ յաթոռոյ իւրմէ*, *բացակայ*:

Nonresístance նօնրիզիսթէնս գ. *Ոչ հակառակութիւն*, *անդիմադարձութիւն*:

Nónsense նօնսէնս գ. *Անիմաստ կամ անհեթեթ բանք*, *անտեղութիւն բանից*. *խաղալիկ*, *մանրք*, *աղճատանք*:

Nonsénsical նօնսէնսիքէլ ած. *Անիմաստ*, *անհեթեթ*, *անմիտ*, *խօլական*:

Nonsénsicalness նօնսէնսիքէլնէս գ. *Անիմաստութիւն*, *անհանճարութիւն*. *անտեղութիւն*, *ախմարութիւն*:

Nonsólvent նօնսօլվէնթ ած. *Անբաւական 'ի վճարել կամ 'ի հատուցանել*:

Nonsolútion նօնսօլիուշըն գ. *Ոչ լուծումն*, *անկարութիւն 'ի լուծանել*:

Nonspáring նօնսփէյրինկ ած. *Անխնայ*, *անողորմ*, *համաճարակ*:

To Nonsúit նօնսիութ բ, ն. *Զրկել յիրաւանց դատաստանի*, *դադարեցուցանել զդատն*, *դատապարտել տուանց քննութե*:

Noódle նուտըլ գ. *Յիմար*, *անմիտ*:

Nook նուք գ. *Անկիւն*, *խորշ*, *ծակ*, *խաւուշ*, *բուխ*:

Noon նուն գ. *Միջօրէ*, *օր հասարակ*. *մէջ գիշերի*, *հասարակ գիշեր*:

Noon, ած. *Միջօրէական*, *միջօրէի*, *հասարակ աւուր*:

Noónday նուընտէյ գ. *Միջօրէ*, *օր հասարակ*:

Noónday, ած. *Միջօրէական*, *միջօրէի*:

Noóning նուընինկ գ. *Հանգիստ կամ ճաշ միջօրէի*:

Noóntide նուընթայտ գ. *Միջօրէ*, *ժամ միջօրէի*, *օր հասարակ*:

Noóntide, ած. *Միջօրէական*, *միջօրէի*, *հասարակ աւուր*:

Noose նուս գ. *Հանգոյց*, *կապ*, *խեղդ*, *հալբ*:

To Noose, բ, ն. *Թակարդել*, *արկանել 'ի հալբս կամ յորոգայթս*, *ունել*, *ըմբռնել*, *որսալ*:

Nope նօփ գ. *Թռչուն ինչ*:

Nor նօր. շ. *Եւ ոչ*, *ոչ*: Neither poor – rich, *ոչ աղքատ և ոչ մեծատուն*:

North նօրթհ գ. *Հիւսիս*, *հիւսիսակողմն*, *հիւսիսային բեւեռ*:

North, ած. *Հիւսիսային*, *'ի հիւսիսոյ*:

Northeást նօրթհիսթ գ. *Արեւելեան հիւսիս*:

Nórtherly, Nórthern նօ́րթհըրլի, նօ́րթհըրն ած. *Հիւսիսային*, *հիւսիսոյ*:

Northstár նօրթհսթա́ր գ. *Հիւսիսային կամ բեւեռական աստղ*:

Nórthward նօ́րթհուըրտ ած. *Հիւսիսակողման*:

Nórthward, մ. *Ի հիւսիսակողմն*:

Northwést նօրթհուէսթ գ. *Արեւմտեան հիւսիս*:

Northwínd նօրթհուինտ գ. *Հողմ հիւսիսոյ*, *հիւսիս*:

Nose նօզ գ. *Ռունգ*, *քիթ*. *հոտառութիւն*. *ծագ*, *ծայր*: To lead by the –, *ձգել կամ վարել զոք ըստ հաճոյս*, *տանել զոք կոչեաւ զանգացն*:

To Nose, բ, ն. *Հոտոտել*, *առնուլ զհոտ*. *ունչս առնել*, *այպանել*. *զդէմ ունել*, *հակառակել*, *գլուխ ամբառնալ*:

To Nose, բ, չ. *Խռոխալ*, *յոխորտալ*, *սերճանալ*:

Nósebleed նօ́զպլիտ գ. *Բարձունկի* (*խոտ*):

Nósegay նօ́զկէյ գ. *Փունջ ծաղկանց*:

Nóseless նօ́զլէս ած. *Անռունգ*, *ընչատ*:

Nósesmart նօ́զսմարթ գ. *Կոտիմն*:

Nósle նօ́զըլ գ. *Եղեգնաձև ծայր իիրոյ*:

Nosólogy նօզօ́լօճի գ. *Ախտաբանութիւն*, *ճառ զհիւանդութեանց*:

Nosopoétic նօսօփօէթիք ած. *Ախտաբեր*, *որ առթէ հիւանդութիւնս*:

Nóstril նօ́սթրիլ գ. *Ռնգունք*:

Nóstrum նօ՛ստրըմ գ. Աւանձին դեղ անծանօթ հասարակաց:

Not նօտ. մ. Ոչ, մի, և ոչ: — at all, ամենեւին:

Nótable նօ՛տէպլ ած. Նշանաւոր, երեւելի, մեծ, անչափ, անհնարին:

Nótableness նօ՛տէպլնէս գ. Մեծութիւն, պխտանութիւն:

Nótably նօ՛տէպլի մ. Յայտնապէս, մեծապէս, կարի իմն, յոյժ, արժանի յիշատակաց:

Notárial նօտէ՛րիէլ ած. Նօտարական, նօտարի կամ դիւանադպրի:

Nótary նօ՛տէրի գ. Նօտար հասարակաց, դպիր, քարտուղար, նշանագիր, դիւանադպիր:

Notátion նօտէ՛շըն գ. Ծանօթութիւն, նշանագրութիւն. իմաստ, նշանակութիւն: — weed, խոտ ինչ:

Notch նօչ գ. Հատուած, գիծ, նիշ, փայտանիշ, ատամն, խոռոչ, փորուած:

To Notch, ք, ն. Հատանել, գծել, խոռոչել, փորել, ցատել:

Note նօտ. գ. Նշան, նշանակ, դրոշմ, կնիք. աղդարարութի, զգուշութի. յարգ, պատիւ, անուն, համբաւ, արդիւնք, հանդէս. արատ, կեղտ անուան. խազք, երաժշտական նշանք. կէտ, նշան. լուր, տեղեկութիւն, ծանօթութիւն. նուագ, երգ, ձայն. յիշատակարան, գիր յիշատակի. համառօտութիւն, պատուագիր, նշանագիր. համառօտ գիր, ձեռագիր, մուրհակ, պիտակ, գրուած, ծանօթութիւն:

To Note, ք, ն. Դիտել, նշմարել, միտ դնել, խելամուտ լինել, իմանալ. նշանակել, գրել, ցուցանել, ծանուցանել. վատանուն առնել, նշաւակել. նշանակել զերգն խազիւք, դնել նշան երաժշտական:

Nóte-book նօ՛տ-պուք գ. Յիշատակարան, գիրք յիշատակաց:

Nóted նօ՛տէտ ած. Նշանաւոր, երեւելի, մեծ, մեծանուն, գերահռչակ, ականաւոր:

Nóter նօ՛տըր գ. Հմուտ, տեղեակ, խելամուտ:

Nóthing նը՛թինկ գ. Ոչ ինչ. անէք, անգոյ, ոչնչութիւն, չքութիւն. ոչ այլ ինչ. չքաւորուԹի. չնչին ինչ, խաղալիկ. մանրուք:

Nóthingness նը՛թինկնէս գ. Ոչնչութիւն, անգոյութիւն. ոչինչ:

Nótice նօ՛տիս գ. Դիտողութիւն, զգուշութիւն, մտադրութիւն. լուր, ծանօթութիւն, տեղեկութիւն, ազդեցութիւն:

Notificátion նօտիֆիքէ՛շըն գ. Նշանակութիւն, ազդումն, զեկուցումն:

To Nótify նօ՛տիֆայ ք, ն. Նշանակել, ազդ առնել, յայտնել, ծանուցանել, զեկուցանել, յայտ առնել, ցուցանել:

Nótion նօ՛շըն գ. Միտք, իմաստ, խորհուրդ, նշանակութիւն, գաղափար, ծանօթութիւն, ճանաչումն. կարծիք. զգայութիւն, իմացումն:

Nótional նօ՛շընէլ ած. Մտաւոր, մտացածին, երեւակայական:

Notionálity նօշընէ՛լիտի գ. Մտացածին կամ անհիմն կարծիք:

Nótionally նօ՛շընէլլի մ. Ի միտս, մտօք, երեւակայութեամբ եւեթ:

Notoríety նօտօրա՛յիտի գ. Յայտնութիւն, աշխարհածանօթ հրապարակութիւն, մեծութիւն:

Notórious նօտօ՛րիըս ած. Յայտնի, աշխարհածանօթ, մեծ, երեւելի, անհնարին, մեծեղեռն:

Notóriously նօտօ՛րիըսլի մ. Յայտնապէս, հրապարակաւ. մեծապէս, կարի իմն:

Notóriousness նօտօ՛րիըսնէս գ. Յայտնութիւն, աշխարհածանօթ հրապարակութի:

To Nott նօտ ք, ն. Կարել զխաշինս, խուզել:

Nótwheat նօ՛տհուիտ գ. Ազգ ցորենոյ:

Notwithstánding նօտուիթստէ՛նտինկ շ. Թէպէտ, թէպէտև, թէ և. բայց, սակայն, սակայն և այնպէս:

Nótus նօ՛տըս գ. Հողմ հարաւոյ, հարաւ, հարաւահողմ:

Novátion նօվէ՛շըն գ. Նորութիւն, նորաձեւութիւն:

Novátor նօվէ՛տըր գ. Նորափառ, նորակրօն, նորաղանդ, որ մուծանէ նորաձեւութիւն:

Nóvel նօ՛վէլ գ. Առասպել, առասպելապատում բանք. յաւելուած օրինաց, նորոգ սահմանադրութիւն:

Nóvel, ած. Նոր, նորոգ, արդի, անսովոր, նորագիւտ, նորահնար:

Nóvelist նօ՛վէլիստ գ. Որ պատմէ զնորալուրս, առասպելապատում, որ ուսուցանէ զնորաձեւութիւնս. նորափառ, նորաղանդ:

Nóvelty նօ՛վէլտի գ. Նորութիւն. նորաձեւութիւն:

Novémber նօվէ՛մպըր գ. Նոյեմբեր:

Nóvenary նօ՛վէնէրի գ. Իններեակ:

Novércal նօվէ՛րքէլ ած. Մօրուի, անհարազատ մօր:

Nought նօտ գ. Ոչինչ. ինչ ոչ: To set at —, առ ոչինչ գրել, անգոսնել, մերժել, արհամարհել:

Nóvice նօ՛վիս գ. Նորեկ, համբակ, անվարժ. նորընծայ ('ի վանս):

Novítiate նօվի՛շիէյտ գ. Համբակութի, նորավարժութիւն, աշակերտութիւն. ժամանակ նորընծայութեան ('ի վանս):

Nóvity նօ՛վիտի գ. Նորութիւն, սկզբնաւորութիւն:

Noul նօլ գ. Տես Noll. [նայ):

Noun նաուն գ. Անուն (ըստ քերակա-

To Noúrish նըրիշ բ, ն. Սնուցանել, կերակրել, բուծանել, դարմանել. դաստիարակել, մարզել, վարժել. գրգռել, սադրել, արծարծել. աճեցուցանել, զօրացուցանել, պարարել:

To Noúrish, բ, չ. Սնանիլ, աճիլ, բուսանիլ:

Nóurishable նըրիշէպըլ ած. Սննդական, սնանելի:

Noúrisher նըրիշըր գ. Սնուցիչ, սածիչ, աճեցուցիչ, պարարիչ, դարմանիչ:

Noúrishment նըրիշմէնթ գ. Սնունդ, կերակուր, դարման, սածումն:

Noúrsling նըրսլինկ գ. Տես Nursling.

Noúriture նըրիչիուր գ. Սնունդ, դաստիարակութիւն, կրթութիւն:

To Nóusel նըզըլ բ, ն. Սնուցանել, կրթել, մարզել:

Now նաու գ. Այժմ, առաջիկայ վայրկեան, ներկայ ժամանակ:

Now, մ. Այժմ, արդ, զարդիս. արդ ևս, այժմ իսկ. երբեմն, մերթ, է զի. արդ, և արդ, իսկ արդ, ապաքէն. և զի, ուրեմն, որովհետև: – and then, մերթ, է զի, ընդ ժամանակս ժամանակս, պահ ընդ պահ, ուրեք, յայլում վայրի:

Nów-a-days նաու-է-տէյզ մ. Այսօր, յայսմ ժամանակի, այժմ:

Nówhere նօուհէյր մ. Ոչ ուրեք:

Nówise նօուայզ մ. Ոչ իւիք օրինակաւ, ոչ բնաւ, ոչ երբէք, ամենևին:

Nóxious նօքշըս ած. Վնասակար, չար, ժանտ, ապականարար, եղծիչ, գժնդակ, թունաւոր. վնասապարտ, յանցաւոր, պարտապան, պարտաւոր, չարագործ:

Nóxiously նօքշըսլի մ. Վնասու, յանցանօք:

Nóxiousness նօքշըսնէս գ. Վնասակարութիւն, ժանտութիւն:

Nózle նօզըլ գ. Եղէգն, խողովակ, ծայր, բերան:

To Núbble նըպըլ բ, ն. Բռնցի հարկանել, կռուփս հանել:

Nubíferous նիուպիֆէրըս ած. Ամպաբեր:

To Núbilate նիուպիլէյթ բ, ն. Պատել ամպով, մթացուցանել, տրտմեցուցանել:

Núbile նիուպիլ ած. Զափահաս, հասեալ յարբունս, հարսնացու: [բեր:

Nucíferous նիուսիֆէրըս ած. Ընկուզա-

Núcleus նիուքլիըս գ. Կորիզ, թին, հատ:

Nudátion նիուտէյշըն գ. Մերկացումն, մերկութիւն:

Núdity նիուտիթի գ. Մերկութիւն. առականք:

Núel նիուէլ գ. Տես Newel.

Nugácity նիուկէսիթի գ. Բարբանջանք, շաղփաղփութիւն, սնոտիք, խաղալիկ:

Nugátion նիուկէյշըն գ. Տես Nugacity.

Núgatory նիուկէթըրի ած. Շաղփաղփ, սնոտի, ծաղրական:

Núisance նիուսէնս գ. Վնասակար կամ նեղացուցիչ ինչ:

Null նըլ գ. Ոչինչ, զրոյ:

Null, ած. Ոչինչ, սնոտի, խափանեալ, անվաւեր, անզօր:

To Null, բ, ն. Ի չիք դարձուցանել, 'ի դերև հանել, խափանել, եղծանել, ջնջել:

Nullibíety նըլլիպայէթի գ. Անուրեքութիւն, չլինելն ուրեք:

To Núllify նըլլիֆայ բ, ն. Ի չիք դարձուցանել, խափանել, ջնջել:

Núllity նըլլիթի գ. Անվաւերութիւն, տկարութիւն. ոչնչութիւն, չքութիւն, ոչինչ:

Numb նըմ ած. Ընդարմացեալ, թմրեալ, անշարժ, կարկամեալ. ընդարմացուցիչ, թմրեցուցիչ, ցրտագին, սառուցիչ:

To Numb, բ, ն. Ընդարմացուցանել, կարկամեցուցանել, սառուցանել, անզգայացուցանել:

Númbedness նըմտնէս գ. Ընդարմացումն, թմրութիւն, անզգայութիւն:

Númber նըմպըր գ. Թիւ, հաշիւ, համար, հանդէս. թուանշան, թիւ. բազումք, ոմանք. բազմութիւն, գունդ, կոյտ. թիւ, չափ, համեմատութիւն, ներդաշնակութիւն. ոտանաւոր, չափաբերութիւն. թիւ (անուանց և բայից):

To Númber, բ, ն. Թուել, համարել, 'ի հաշիւ արկանել:

Númberer նըմպըրըր գ. Թուող:

Númberless նըմպըրլէս ած. Անթիւ, անհամար, անչափ, անբաւ:

Númbles նըմպըլզ գ. Ընդերք եղջերուի:

Númbness նըմնէս գ. Ընդարմացումն, թմրութիւն, անշարժութիւն, անզգայութիւն:

Númerable նիումէրէպըլ ած. Թուելի:

Númeral նիումէրէլ ած. Թուական, թըւոյ: [թուոյն:

Númerally նիումէրէլլի մ. Թուով, ըստ

Númerary նիումէրէրի ած. Թուոյ ինչ:

Numerátion նիումէրէյշըն գ. Թուումն, թուարկութիւն. թիւ, համար, հաշիւ:

Numerátor նիումէրէյթըր գ. Թուող, համարող. համարիչ (թուոյ):

Numérical նիումէրիքէլ ած. Թուական, թուոյ. նոյնաթիւ:

Numérically նիումէրիքէլլի մ. Թուապէս, թուով, ըստ թուոյն:

Númerist նիումէրիսթ գ. Թուաբան, համարող:

Numerósity նիւմըրօսիթի գ. Յոգնաթիւ բազմութիւն, յաճախութիւն, բազմաւորութի. թիւ (բանից), դաշնակաւորութի, չափաբերութիւն:

Númerous նիւմըրըս ած. Բազմաթիւ, բազում. թուաւոր, ներդաշնակաւոր, չափաբերական:

Númerousness նիւմըրըսնէս գ. Բազմաւորութի, չափաբերութիւն, ներդաշնակութիւն:

Númmary նըմմըրի ած. Դրամական, դրամից:

Númmular նըմմիուլէր ած. Դրամական, դրամից:

Númskull նըմսքըլ գ. Ապուշ, տխմար, թանձրամիտ. գլուխ (ասի ընդ կատակս):

Númskulled նըմսքըլտ ած. Թանձրամիտ, ապուշ, անմիտ:

Nun նըն գ. Միանձնուհի, կուսան, հաւատաւոր. Թաչուն ինչ:

Núnchion նընչըն գ. Նախընթրիկ:

Núnciature նընշիէշիուր գ. Պատգամաւորութիւն, դեսպանութի, հրեշտակութի:

Núncio նընշիօ գ. Պատգամաւոր, հրեշտակ, դեսպան. Նուիրակ պապին:

Nuncupátive, Nuncupátory նընքիուփէթիվ, նընքիուփէթըրի ած. Յայտարարական, աշխարհաքարոզ. ձայնաւոր կամ անգիր (կտակ):

Núndinal, Núndinary նընտինէլ, նընտինէրի ած. Տօնավաճառի, վաճառի:

Núnnery նըննըրի գ. Վանք կուսանաց, ժողով միանձնուհեաց:

Núptial նըփշէլ ած. Հարսանեաց, պսակի, ամուսնութեան:

Núptials նըփշէլզ գ. Հարսանիք, պսակ, ամուսնութիւն:

Nurse նըրս գ. Սանտու, սնուցիչ. կին հիւանդապահ. դայեակ, դաստիարակ. պահապան. սնունդ. սնուցիչ, դարմանիչ:

To Nurse, բ. ն. Դիեցուցանել. սնուցանել, դարմանել, հոգալ. դաստիարակել. սածել, գգուել. գրգռել, զօրացուցանել:

Núrser նըրսըր գ. Սնուցիչ. սածիչ, գրգռիչ:

Núrsery նըրսըրի գ. Սանտութիւն, սնուցչութիւն. դարման, խնամ. պարտէզ սերմանեաց կամ նորատունկ ծառոց, սերմնարան. ուսումնարան, կրթարան:

Núrsling նըրսլինկ գ. Սան, աշակերտ, սիրելի:

Núrture նըրչիուր գ. Սնունդ, կերակուր, դարման. դաստիարակութիւն, կրթութիւն:

To Núrture, բ. ն. Դաստիարակել, մարզել, կրթել: — up, սնուցանել, դարմանել:

To Nústle նըսըլ բ. ն. Գգուել: Տես to Nuzzle.

Nut նըթ գ. Ընկոյզ. կաղին. մասն ինչ պտուտակի կամ անուոյ: — - brown, ընկուզագոյն: — - cracker, գործի կաղնաբեկ: — - gall, գխտոր:

Núthatch, Nútjobber, Nútpecker նըթհէչ, նըթճօպպըր, նըթփէքըր գ. Ազգ սարեկի:

Núthook նըթհուք գ. Գաւազան 'ի ժողովել ընկոյզս. անուն նախատական:

Nútmeg նըթմէկ գ. Ընկոյզ հնդկաց, ընկոյզ մշկահոտ:

Nútshell նըթշէլ գ. Կորճ, (կեղև ընկուզի). չնչին ինչ: [զենի:

Núttree նըթթրի գ. Ընկուզենի, ընդեղ

Nutricátion նիւթրիքէշըն գ. Սնունդ:

Nútriment նիւթրիմէնթ գ. Սնունդ, կերակուր, դարման:

Nutriméntal նիւթրիմէնթէլ ած. Սննդաւոր, սննդական, սածողական:

Nutrítion նիւթրիշըն գ. Սնունդ, կերակուր:

Nutrítious, Nútritive նիւթրիշըս, նիւթրիթիվ ած. Սննդարար, սնուցիչ, սածողական:

To Núzzle նըզըլ բ. ն. Սնուցանել, սածել, գգուել, խնամել. յերկիր խոնարհեցուցանել զերեսս, զօդել, թաքչել. հատանել ընդ երկիր:

Nymph նիմֆ գ. Յաւերժահարսն, հարսն. տիկին (ըստ բանաստեղծից):

Ny'mphian, Ny'mphish նիմֆիըն, նիմֆիշ ած. Յաւերժահարսին. իբրև զտիկին կամ զհարսն:

Ny'mphlike նիմֆլայք ած. Նման յաւերժահարսին, իբրև զյաւերժահարսն:

O

O o O: Հնգետասաներորդ և ձայնաւոր տառ այբուբենից Անգղիացւոց: Երբեմն հնչի երկար, զոր օրինակ drone, տրօն. groan, կրօն. stone, ստօն. coal, քօլ. droll, տրօլ. և երբեմն սուղ, զոր օրինակ got, կօթ. not, նօթ. shot, շօթ: Երբեմն իբրև ըղ մերս ը, զոր օրինակ son, սըն. come, քըմ. London, Լընտըն: Հասարակօրէն երկար հնչի, յորժամ է նախադաս a տառի, զոր օրինակ moan, մօն. և կամ երբ յաւաջէ քան զվանկն ստորակեալ 'ի e, զոր օրինակ bone, պօն:

O! օ. Ձգ. Ո՛, ով։

Oaf օֆ գ. Մանուկ տխմար կամ անմիտ. ապուշ, թանձրամիտ։

Oáfish օ՛ֆիշ ած. Տխմարական, խօլական, յիմարական, անհանճար։

Oáfishness օ՛ֆիշնէս գ. Անմտութիւն, թանձրամտութիւն։

Oak օք գ. Կաղնի։ – evergreen, ոլոցի կամ սարոյ։ – apple, գխտոր։

Oáken օ՛քըն ած. Կաղնի, 'ի կաղնւոյ։

Oákenpin օ՛քընփին գ. Ազգ կարծր խընձորոյ։

Oákum օ՛քըմ գ. Խծուծ կամ քուղ օծեալ ձիւթով։

Oar օր գ. Թի, թիակ (նաւակի)։

To Oar, բ, չ. Թիավարել։

To Oar, բ, ն. Վարել թիակօք զնաւակն։

Oáry օ՛րի ած. Թիանման. թիաքարշ, թիավար։

Oast օսթ գ. Հնոց, փուռն։

Oatcáke օթքէյք գ. Բլիթ 'ի վարսակէ։

Oáten օ՛թըն ած. Ի վարսակէ. վարսակաբեր։

Oath օթհ գ. Երդումն։

Oáthable օ՛թհէպըլ ած. Որ կարէ երդնուլ։

Oathbreaking օթհպրէյքին գ. Երդմնազանցութիւն, ստումն երդման։

Oátmalt օ՛թմօլթ գ. Գարեջուր 'ի վարսակէ։

Oátmeal օ՛թմիլ գ. Ալիւր 'ի վարսակէ. խոտ ինչ։

Oats օթս գ. Վարսակ, ձիակորեակ։

Oátthistle օ՛թթհիսըլ գ. Խոտ ինչ։

Obambulátion օպէմպիուլէյշըն գ. Շրջումն, շրջաբերութիւն, պարայածումն։

To Obdúce օպտիուս բ, ն. Պատել, ծածկել, արկանել 'ի վերայ։

Obdúction օպտըքշըն գ. Պատումն, ծածկութիւն։

O'bduracy օ՛պտիուրէսի գ. Խստասրտութիւն, անզղջութիւն։

O'bdurate օ՛պտիուրէյթ ած. Խստասիրտ, յամառ, անզեղջ. խիստ, խստացեալ. ապառուժ, գաժան. գժոխալուր, ծանրահնչիւն։

Obdúrately օպտիուրէյթլի մ. Խստութեամբ, անզեղջ։

Obdúrateness օպտիուրէթնէս գ. Խստութիւն, խստասրտութիւն, անզղջութիւն։

Obdurátion օպտիուրէյշըն գ. Խստասրտութիւն, յամառութիւն, անզղջութիւն։

Obdúred օպտիուրտ ած. Խստացեալ, անզեղջ. խստասիրտ։

Obédience օպիտիէնս գ. Հնազանդութիւն, հպատակութիւն։

Obédient օպիտիէնթ ած. Հնազանդ, հլու, ունկնդիր, դիւրալուր։

Obediéntial օպիտիէնշըլ ած. Հնազանդական, ըստ օրինի հնազանդութեան։

Obédiently օպիտիէնթլի մ. Հնազանդուբ̄։

Obéisance օպէյսէնս գ. Յարգութիւն, մեծարանք, պատիւ, երկրպագութիւն, ողջոյն, համբոյր։

O'belisk օ՛պելիսք գ. Բարկոթող, կոթող, բուրգն. նշան ինչ 'ի գիրս (†)։

Obequitátion օպէքուիթէյշըն գ. Շրջումն կամ յածումն երիվարաւ։

Oberrátion օպէրրէյշըն գ. Աստանդութիւն, մոլորութիւն, թափառումն։

Obése օպիս ած. Գէր, գիրապարար, թանձրամարմին։

Obéseness, Obésity օպիսնէս, օպէսիթի գ. Գիրութիւն, ստուարութիւն։

To Obéy օպէյ բ, ն. Հնազանդիլ, անսալ, լսել, ունկնդիր լինել, հաւանիլ։

O'bject օ՛պճէքթ գ. Առարկայ. նպատակ, վախճան, կէտ, առաջադրութիւն, նիւթ, պատճառ, առիթ. խնդիր բայի (ըստ քերականաց)։ – glass, առարկական ապակի (դիտակաց)։

To Objéct օպճէքթ բ, ն. Յանդիմանել, առաջի արկանել, դիմադրել, առարկել, զընդդէմն ասել, հակառակել, յանդիմանել, մեղադիր լինել. ձեռնարկել։

Objéction օպճէքշըն գ. Դիմադրութիւն. առարկութիւն, ընդդիմադրութիւն, ձեռնարկութիւն, հակառակութիւն, կշտամբանք, չարախօսութիւն։

O'bjective օ՛պճէքթիվ ած. Առարկական։

O'bjectively օ՛պճէքթիվլի մ. Առարկապէս։

O'bjectiveness օ՛պճէքթիվնէս գ. Լինելն առարկայ։

Objéctor օպճէքթըր գ. Առարկու, հակառակորդ, ընդդիմարան։

O'bit օ՛պիթ գ. Հանդէս թաղման, յուղարկաւորութիւն մեռելոյ։

To Objúrgate օպճըրկէյթ բ, ն. Յանդիմանել, ստգտանել, սաստել։

Objurgátion օպճըրկէյշըն գ. Յանդիմանութիւն, սաստ, կշտամբանք։

Objúrgatory օպճըրկէթըրի ած. Յանդիմանական, կշտամբողական, ստգտանական։

Obláte օպլէյթ ած. Ոսպնաձև, կորընթարդ։

Oblátion օպլէյշըն գ. Մատուցումն, նուէր Աստուծոյ, պատարագ։

Oblectátion օպլէքթէյշըն գ. Զուարճութիւն, բերկրութիւն, զբօսանք։

To O'bligate օ՛պլիկէյթ բ, ն. Պարտաւորել, պարտական կացուցանել, պարտաւոր առնել։

Obligátion օպլիկէյշըն գ. Պարտաւորութիւն, պարտիք. բարերարութիւն, երախտիք։

O'bligatory օպլիկէտըրի ած. Պարտաւորիչ, բռնադատիչ:

To Oblíge օպլայճ բ, ն. Պարտաւորել, բռնադատել, ստիպել. պարտաւոր առնել, պարտական կամ երախտապարտ կացուցանել, երախտիս առնել, հաճոյանալ, շնորհս գտանել:

Obligée օպլիճի գ. Պարտաւոր, պարտական, երախտապարտ:

Oblígement օպլայճմէնթ գ. Պարտաւորութիւն, պարտիք:

Oblíger օպլայճըր գ. Պարտաւորիչ. երախտաւոր:

Oblíging օպլայճին ած. Բարեբար, մարդասէր, քաղցր, քաղաքավար:

Oblígingly օպլայճինլի մ. Սիրով, մարդասիրութեամբ, քաղցրութեամբ, քաղաքավարութեամբ:

Oblígingness օպլայճիննէս գ. Պարտաւորութիւն, ծանրութի, ստիպումն, բռնադատութիւն. մարդասիրութիւն, քաղցրութիւն, քաղաքավարութիւն:

Obliquátion օպլիքուէշըն գ. Խոտորնակութիւն, խոտորումն, շեղումն:

Oblíque օպլիք ած. Խոտորնակ, թիւր, խոտորեալ, ոչ ուղիղ. հոլովեալ (անուն):

Oblíquely օպլիքլի մ. Խոտորնակի, խոտորնակ, առ 'ի շեղ, առ 'ի կողմն. թիւրութեամբ, անուղղակի:

Oblíqueness, Oblíquity օպլիքնէս, օպլիքուիթի գ. Խոտորումն, խոտորնակութիւն, շեղութիւն. թիւրութիւն:

To Oblíterate օպլիթըրէյթ բ, ն. Ջնջել, եղծանել, բառնալ, 'ի մոռացօնս արկանել:

Obliterátion օպլիթըրէշըն գ. Ջնջումն, եղծումն, բարձումն, խափանումն:

Oblívion օպլիվիըն գ. Մոռացումն, անյիշատակութիւն, անյիշողութի. Թողութիւն հասարակաց, ներումն համրական:

Oblívious օպլիվիըս ած. Մոռացուցիչ, որ առայ մոռանալ:

Oblóng օպլօն ած. Երկայնաձև, երկայնաձիգ:

Oblóngly օպլօնլի մ. Երկայնաձև, ըստ երկայն:

Oblóngness օպլօննէս գ. Երկայնաձևութի:

O'bloquy օպլօքուի գ. Զրպարտութիւն, բամբասանք, նախատինք, թշնամանք:

Obmutéscence օպմիուտէսընս գ. Համրութիւն, պապանձումն:

Obnóxious օպնօքշըս ած. Ի ներքոյ անկեալ, ենթակայ, ընդունակ. պարտաւոր, մեղապարտ, յանցաւոր. ատգամանելի, անարժան. նշաւակ:

Obnóxiously օպնօքշըսլի մ. Իբրև զ'ի ներքոյ անկեալ. իբրև զյանցաւոր:

Obnóxiousness օպնօքշըսնէս գ. Հպատակութիւն, ծառայութիւն. ենթապարտութիւն, յանցաւորութիւն:

To Obnúbilate օպնիուպիլէյթ բ, ն. Մթացուցանել, աղօտացուցանել:

O'bole օպօլ գ. Դանգ. (կշիռ երկոտասան գարեհատոյ (ըստ դեղագործաց):

Obréption օպրէփշըն գ. Սպրդումն, յարամիք կամ յանկարծակի մուտք:

To O'brogate օպրօկէյթ բ, ն. Խափանել զօրէնս, յաւելուլ նոր օրէնս:

Obscéne օպսին ած. Պագշոտ, վաւաշագործելի, զզուելի. Թշուառ, չարագուշակ:

Obscénely օպսինլի մ. Պագշոտութեամբ, անառակութեամբ:

Obscéneness, Obscénity օպսիննէս, օպսէնիթի գ. Պագշոտութիւն, յայրատութիւն, պղծութիւն, անառակութիւն:

Obscurátion օպսքիուրէշըն գ. Խաւարումն, մթութիւն, նսեմութիւն:

Obscúre օպսքիուր ած. Մթին, խաւարին, նսեմ. մթագնեալ, խաւարաբնակ. խրթին, գժուարիմաց, անյայտ. աննշան, ապատոհմ. անարգ, անաւագ:

To Obscúre, բ, ն. Մթացուցանել, աղօտացուցանել, խրթնացուցանել. նուաստացուցանել, անշքացուցանել. ծածկել, անտեսել:

Obscúrely օպսքիուրլի մ. Ընդ աղօտ, աղօտաբար. անշքաբար, ծածկապէս, առանձինն. խրթնաբար, մթութեամբ:

Obscúreness, Obscúrity օպսքիուրնէս, օպսքիուրիթի գ. Մթութիւն, մութ, խաւար, աղօտութիւն. առանձնութիւն, անշքութիւն. խրթնութիւն, գաղտնութիւն, խորութիւն:

Obsecrátion օպսիքրէշըն գ. Աղաչանք, մաղթանք, խնդրուածք, աղօթք:

O'bsequies օպսիքուիզ գ. Հանդէս թաղման, յուղարկաւորութիւն մեռելոյ:

Obséquious օպսիքուիըս ած. Պաշտօնասէր, մարդասէր, պատուազիր, ակնածու, խոնարհամիտ, հլու. Թաղման, յուղարկաւորութեան:

Obséquiously օպսիքուիըսլի մ. Յարգանօք, պատուասիրաբար, հպատակօրէն. հանդիսիւ թաղման, պաշտօնասիրութբ:

Obséquiousness օպսիքուիըսնէս գ. Յարգութիւն, մեծարանք, պատիւ, ակնածութիւն, պաշտօն, հպատակութիւն:

Obsérvable օպզէրվէպլ ած. Երևելի, նշանաւոր, մեծ, կարևոր, զգուշալի:

Obsérvably օպզէրվէպլի մ. Յայտնապէս, մեծապէս, որոշակի, առանձին իմն:

Obsérvance օպզէրվէնս գ. Յարգութի, մեծարանք, պատիւ, շուք. պաշտօն, պաշ-

տօնապահութիւն· պահպանութիւն օրինաց· զգուշութիւն, ակնածութիւն, խտրութիւն· ծառայութիւն, հպատակութիւն· քննութիւն, դիտողութիւն· արարողութիւն, սովորութիւն, օրէնք, կանոն, սահմանադրութիւն:

Obsérvant օպզէրվէնթ ած. Մտադիր, զգուշաւոր, փութաջան· ակնածու, պատուադիր· հնազանդ, ունկնդիր· պահող, օրինապահ:

Obsérvant, գ. Պաշտօնատար, դերեալ 'ի ծառայութիւն:

Observátion օպզէրվէշըն գ. Դիտողութիւն, զննութիւն· քննութիւն, ծանօթութիւն· պահպանութիւն, խորանք:

Observátor օպզէրվէթըր գ. Դիտող, զննող, քննիչ:

Obsérvatory օպզէրվէթըրի գ. Դիտանոց կամ դիտարան աստեղաբաշխից:

To Obsérve օպզէրվ բ. ն. Դիտել, զննել, նկատել· քննել, կշռել, մտածել, քաջ նշանակել· պահել, պահպանել, զգուշանալ, խորհել· հնազանդիլ, պաշտել:

To Obsérve, բ. չ. Մտադիր լինել, միտ դնել· դիտել, նշանակել, 'ի միտ առնուլ, իմանալ:

Obsérver օպզէրվըր գ. Դիտող, զննող, քննիչ· պահող, պահեցող:

Obsérvingly օպզէրվինկլի մ. Մտադիր, կամակար, զգուշութեամբ, խնամով:

Obséssion օպսէշըն գ. Պաշարումն· այսահարութիւն:

Obsídional օպսիտիօնէլ ած. Պաշարման:

O'bsolete ա՛պսօլիթ ած. Խափանեալ, հին, վաղեմի, անսովոր, անգործածելի:

O'bsoleteness ա՛պսօլիթնէս գ. Հնութիւն, խափանումն, անգործածութիւն:

O'bstacle ա՛պսթէքլ գ. Արգել, խափան, խոչ, ընդդիմութիւն:

Obstetricátion օպսթէթրիքէշըն գ. Մանկաբարձութիւն:

Obstétric օպսթէթրիք ած. Մանկաբարձ, ծնուցիչ:

O'bstinacy ա՛պսթինէսի գ. Յամառութիւն, կամակորութիւն, հեստութիւն:

O'bstinate ա՛պսթինէյթ ած. Յամառ, կամակոր, յեստամիտ, ըմբոստ:

O'bstinately ա՛պսթինէյթլի մ. Յամառութեամբ, կամակորութեամբ, կարի խիստ, անդադրոյն:

O'bstinateness ա՛պսթինէյթնէս գ. Յամառութիւն, խստութիւն:

Obstipátion օպսթիփէշըն գ. Խցումն, խափանումն, ունելն զանցս:

Obstréperous օպսթրէփէրըս ած. Լի շառաչմամբ, մեծաղոչ, աղաղակաւոր:

Obstréperously օպսթրէփէրըսլի մ. Ճառաչմամբ, աղաղակաւ, մեծաձայն:

Obstréperousness օպսթրէփէրըսնէս գ. Ճառաչիւն, շաչիւն, դոչիւն, աղաղակ:

Obstríction օպսթրիքշըն գ. Կապ, պարտաւորութիւն:

To Obstrúct օպսթրըքթ բ. ն. Խնուլ, արգելուլ, խափանել:

Obstrúctor օպսթրըքթըր գ. Խցիչ, խափանող, արգելիչ, խափանարար:

Obstrúction օպսթրըքշըն գ. Արգել, խափանումն, ընդդիմութիւն, կնճիւն, կըրճիմն· խցանք, խցումն:

Obstrúctive օպսթրըքթիվ ած. Արգելիչ, խափանարար:

Obstrúctive, գ. Արգել, խափան:

O'bstruent ա՛պսթրիուէնթ ած. Արգելիչ, խափանարար, խցիչ:

Obstupefáction օպսթիուփիֆէքշըն գ. Ապշութիւն, ընդարմացումն, շուարումն:

Obstupefáctive օպսթիուփիֆէքթիվ ած. Ապշեցուցանող, ընդարմացուցիչ:

To Obtáin օպթէյն բ. ն. Ի ձեռս բերել, ունել, ստանալ, շահիլ, ժառանգել, հասանել· առնուլ, ընդունել:

To Obtáin, բ. չ. Ընկալեալ լինել, անցանել 'ի սովորութիւն, տեղի կամ մուտ գտանել· կալ, մնալ, լինել, տևել· պարունակիլ, գտանիլ· յաջողիլ, տիրել, յաղթել:

Obtáinable օպթէյնէպլ ած. Զոր մարթ է ունել կամ ստանալ, որում մարթ է հասանել:

Obtáiner օպթէյնըր գ. Ստացող:

To Obtémperate օպթէմփէրէյթ բ. ն. Հնազանդել, անսալ:

To Obténd օպթէնտ բ. ն. Դիմադրել, ցուցանել· պատճառել, յօդել պատճառս:

Obtenebrátion օպթէնիպրէշըն գ. Մթութիւն, մթագնութիւն, խաւար:

Obténsion օպթէնշըն գ. Ընդդիմութիւն, պատրուակ, պատճառանք:

To Obtést օպթէսթ բ. ն. Ժտել, թախանձել, աղերսել, պաղատիլ, երդմնեցուցանել:

Obtestátion օպթէսթէշըն գ. Ժտումն, թախանձանք, աղերս, պաղատանք, աղաչանք:

Obtrectátion օպթրէքթէշըն գ. Զրպարտութիւն, բամբասանք, յաշաղանք:

To Obtrúde օպթրուտ բ. ն. Ի ներքս մուծանել կամ վարել բռնի, արկանել, խառնել:

Obtrúder օպթրուտըր գ. Որ 'ի ներքս մուծանէ կամ խառնէ:

Obtrúsion օպթրուժըն գ. Մուծանելն բռնի 'ի ներքս, բռնութիւն:

Obtrúsive օպդրու́սիվ ած. Բռնի մտնել:

To Obtúnd օպդը́նդ բ, ն. Բթացուցանել, նուաղեցուցանել, բառնալ, տկարացուցանել:

Obturátion օպդիուրէ́շըն գ. Խցումն, խցանք:

Obtusángular օպդիուսէ́նկիուլըր ած. Բթ_[անկիւն:

Obtúse օպդիու́ս ած. Բութ, դուլ. բթամիտ, թանձրամիտ, վատասու. ծանրահնչիւն:

Obtúsely օպդիու́սլի մ. Բթութեամբ. թանձրամտութեամբ:

Obtúseness օպդիու́սնէս գ. Բթութիւն. բթամտութիւն, թանձրամտութիւն:

Obtúsion օպդիու́ժըն գ. Բթութի̃, թանձրութիւն:

Obvéntion օպվէ́նշըն գ. Հաս կամ եկամուտք պատահական:

To Obvért օպվը́րդ բ, ն. Դարձուցանել կամ շրջել առ:

To O'bviate օ́պվիէյդ բ, ն. Ընդ առաջ ելանել, զառաջս ունել, ընդդէմ կալ, արգելուլ, հեռի առնել:

O'bvious օ́պվիըս ած. Ընդդիմակաց. պարզ, յայտնի, առ ձեռն, պատրաստական, դիւրագիւտ, դիւրիմաց, հեշտընկալ:

O'bviously օ́պվիըսլի մ. Յայտ յանդիման, յայտնապէս. առ ձեռն պատրաստ, դիւրաւ, հեշտաւ, ինքնին, ինքնաբերաբար:

O'bviousness օ́պվիըսնէս գ. Դիւրութի̃, պատրաստականութիւն, քաջայայտութի̃:

To Obúmbrate օպը́մպրէյդ բ, ն. Հովանի ունել, ստուերացուցանել, մթացուցանել:

Obumbrátion օպըմպրէ́շըն գ. Հովանի, ստուեր, քօղարկութիւն:

Occásion օքքէ́ժըն գ. Դէպք, պատահումն. պարագայ, պատեհ, ժամ դիպող. առիթ, պատճառ. պէտք, կարօտութիւն:

To Occásion, բ, ն. Առիթել, առիթ կամ պատճառ լինել, ներգործել:

Occásional օքքէ́ժընըլ ած. Դիպուածական, պատահական, հարեւանցի. առթական:

Occásionally օքքէ́ժընըլլի մ. Ըստ պատահման, ըստ դիպաց, 'ի հարեւանցի:

Occásioner օքքէ́ժըներ գ. Առիթող, պատճառ:

Occecátion օքսիքէ́շըն գ. Կուրութիւն, շլացութիւն:

O'ccident օ́քսիտէնդ գ. Արեւմուտք:

Occidéntal, Occíduous օքսիտէ́նդըլ, օքսի́տիուըս ած. Արեւմտեան, արեւմտից:

Occípital օքսի́բիդըլ ած. Ծոծրակային:

O'cciput օ́քսիբըդ գ. Ծոծրակ, յետակողմն գլխոյն.

Occísion օքսի́ժըն գ. Սպանութիւն:

To Occlúde օքքլու́դ բ, ն. Փակել, կափուցանել, խնուլ:

Occlúse օքքլու́ս ած. Փակեալ, խցեալ, կափուցեալ:

Occlúsion օքքլու́ժըն գ. Փակումն, կափումն, խցումն:

Occúlt օքքը́լդ ած. Գաղտնի, ծածուկ, զանխուլ, անյայտ, անծանօթ:

Occultátion օքքըլդէ́շըն գ. Ծածկութի̃, թաքուստ, անյայտութիւն:

Occúltness օքքը́լդնէս ած. Գաղտնութի̃, անյայտութիւն:

O'ccupancy օ́քքիուբէնսի գ. Գրաւումն, առումն:

O'ccupant օ́քքիուբէնդ գ. Գրաւող:

To O'ccupate օ́քքիուբէյդ բ, ն. Գրաւել, ունել, յափշտակել, տիրել:

Occupátion օքքիուբէ́շըն գ. Գրաւումն, առումն, յափշտակութիւն. պարապութիւն, զբաղումն, պարապումն. գործ, իրողութիւն, արուեստ:

O'ccupier օ́քքիուբայըր գ. Գրաւիչ, յափշտակիչ, տիրող, ստացող. արուեստաւոր, որ պարապի կամ 'ի կիր արկանէ:

To O'ccupy օ́քքիուբայ բ, ն. Գրաւել, լնուլ, ունել, առնուլ, տիրել. պարապեցուցանել, զբաղեցուցանել. 'ի կիր արկանել, վարել, յարդել:

To O'ccupy բ, չ. Ի կիր արկանել, յար_[գել:

To Occúr օքքը́ր բ, չ. Գալ 'ի միտ, յուշ լինել, յուշ ածել. ընդառաջ ելանել, հանդիպել, պատահել. բաղխել կամ զարկանիլ ընդ միմեանս. ունել զառաջս, արգելուլ, խափանել:

Occúrrence օքքը́րրէնս գ. Դէպք, դիպուած, անցք, պատահումն. առիթ, պէտք, պատեհ, պատեհութիւն:

Occúrrent օքքը́րրէնդ գ. Դէպք, դիպուած, անցք, պատահումն:

Occúrsion օքքը́րշըն գ. Պատահումն կմ̃ հանդիպումն միմեանց, զարկուած կամ բաղխիւն ընդ միմեանս:

O'cean օ́շըն գ. Ովկիանոս. լայնատարած կամ անհուն ընդարձակութիւն:

O'cean, ած. Ովկիանոսի, համատարած, լայնածաւալ:

Oceánic օշիէ́նիք ած. Ովկիանոսի:

Océllated օսէ́լլէդէդ ած. Որ ունի նմանութիւն աչաց:

O'chre օ́քըր գ. Սուսր (հող մետաղային):

O'chreous օ́քրիըս ած. Բաղկացեալ 'ի սուսրոյ:

O'chrey օ́քըրի ած. Որ ունի նմանութի̃ սուսրոյ:

O'chymy օ́քիմի գ. Հրահալեալ ինչ խառ_[նեալ:

O'ctagon *օքթէկօն* գ. Ութանկիւն, ութակողմն:

Octágonal *օքթէկօնէլ* ած. Ութանկիւնի:

Octángular *օքթէնկիուլէր* ած. Ութանկիւնի:

Octángularness *օքթէնկիուլէրնէս* գ. Ութանկիւնութիւն:

Octánt, Octíle *օքթէնթ*, *օքթիլ* ած. Կիսաքառորդ, քառասուն և հինգ աստիճանաց (ըստ աստեղաբաշխից):

Octáve *օքթէյվ* գ. Ութերորդ օր գլխի տօնի, վերջին օր ութօրէից. ութերորդ ձայն (ըստ երաժշտաց). ութօրեք տօնի:

Octávo *օքթէյվօ* գ. In —, Ութածալ թերթ (գրոց):

Octénnial *օքթէննիէլ* ած. Ութամեայ:

Octóber *օքթօպըր* գ. Հոկտեմբեր:

Octoédrical *օքթօէտրիքէլ* ած. Ութակողմեան, ութդիմի:

Octógenary *օքթօճէնէրի* ած. Ութսնամեայ:

O'ctonary *օքթօնէրի* ած. Ութ, ութեակ:

Octonócular *օքթօնօքիուլէր* ած. Ութաչեայ:

Octopétalous *օքթօփէթէլըս* ած. Ութաթևեան:

O'ctostyle *օքթօսթայլ* գ. Ճակատ շինուածոց՝ որ ունի սիւնս ութ:

O'ctuple *օքթիուփլ* ած. Ութպատիկ:

O'cular *օքիուլէր* ած. Աչաց. ականատես:

O'cularly *օքիուլէրլի* մ. Ականատես վկայութեամբ:

O'culate *օքիուլէյթ* ած. Աչեայ, ականի. ականատես:

O'culist *օքիուլիսթ* գ. Աչաբոյժ:

Oculus beli, գ. Ագաթ ակն:

Odd *օտ* ած. Կոճատ կամ անզոյգ (թիւ). աւելի, առաւել ևս, և ևս (ամ կամ թիւ). տարազոյգ, անհեթեթ, տարապայման, անդէպ, անսովոր, այլանդակ, նորանշան, օտարոտի. անման, անհամեմատ. անծանօթ, աննշան. չար, վատթար, յոռի. չարագուշակ, թշուառ, ձախող. անյարմար, առանձին. անհամբոյր, դեգ, ծանծաղամիտ, խորթաբարոյ: To play at even and —, խաղալ զոյգ և կոճատ: Sixteen hundred and — years, հազար վեց հարիւր և աւելի ևս ամք: An — expression, անսովոր բացատրութիւն կամ բանք:

O'ddly *օտլի* մ. Անզոյգ. անհեթեթս, այլանդակս, յանդէպս, օտարոտի ինչ:

O'ddness *օտնէս* գ. Կոճատութիւն, անզուգութիւն. այլանդակութիւն, անսովորութիւն, օտարութիւն, նորութիւն, անկարգութիւն:

Odds *օտզ* գ. Անհաւասարութիւն, անհաւասարութիւն, անզուգութիւն, անբաղդատութիւն, խտիր, տարբերութիւն, զանազանութիւն. առաւել, աւելի, առաւելութիւն. վէճ, կագ, խնդիր, հակառակութիւն:

Ode *օտ* գ. Տաղ, տաղերգութիւն:

O'dible *օտիպլ* ած. Ատելի:

O'dious *օտիըս* ած. Ատելի, գարշելի, դժնդակ, անհնարին:

O'diously *օտիըսլի* մ. Ատելութեամբ, թշնամութեամբ, խեթիւ:

O'diousness *օտիըսնէս* գ. Ատելութիւն, գարշութիւն, տաղտկութիւն:

O'dium *օտիըմ* գ. Ատելութիւն, խէթ, թշնամութիւն:

Odontálgic *օտօնթէլճիք* ած. Ատամնացաւութեան, ցաւոց ատամանց:

O'dorate *օտօրէյթ* ած. Հոտաւոր, հոտաւէտ, որ բուրէ:

Odoríferous *օտօրիֆէրըս* ած. Հոտաւէտ, անուշահոտ, հոտաւոր, քաղցրահոտ, բազմաբուրեան:

Odoríferousness *օտօրիֆէրըսնէս* գ. Հոտաւէտութիւն, անուշահոտութիւն, անուշահոտ բուրումն:

O'dorous *օտըրըս* ած. Հոտաւոր, հոտաւէտ, անուշահոտ, քաղցրահոտ:

O'dour *օտըր* գ. Հոտ, բուրումն. հոտ անուշից, անուշահոտութիւն:

Oeconómics *էքօնօմիքս* գ. Տնտեսութի: Տես Economy.

Oecuménical *էքիումէնիքէլ* ած. Տիեզերական, ընդհանուր, ընդհանրական:

Oedéma *իտիմէ* գ. Ուռոյց ինչ ջրալից:

Oedemátic, Oedématous *էտիմէթիք*, *իտէմէթըս* ած. Ջրալից ուռուցի:

Oeíliad *իյլիէտ* գ. Հայեացք, թարթափ կամ նշան աչաց:

O'er *օր*: Տես Over.

Oesophágus, Esophagus *իսօֆէկըս* գ. Որկոր, վերնաբերան ստամոքաց:

Of *օվ*. նխ. Նախդիր սեռական և բացառական հոլովից. 'ի, յ, առ 'ի. քան, առաւել քան. 'ի մէջ, առ. ընդ, 'ի ձեռն. ըստ, որպէս. զ, վասն, 'ի սակս, յաղագս: He is a friend — mine, բարեկամ իմ է նա: — custom, սովորութեամբ, 'ի սովորութենէ, ըստ սովորութեան: — himself, ինքնին, անձամբ: — no colour, անգոյն: — late, նորօք, դեռ ևս, այժմ իսկ, արդ իսկ:

Off *օֆ* մ. Ի բաց, արտաքս, հեռի. 'ի բացեայ, մեկուսի. ընդդէմ, հակառակ, 'ի դերև, ոչ ևս. 'ի, առ 'ի. 'ի դուրս, արտաքս, ցցուեալ, ուռուցեալ: — hand, անդէն և անդ, խոկոյն: To take —, 'ի բաց առնուլ, բառնալ, անջատել: To be —, 'ի բաց կալ. անցի առլ, դադարիլ: To come —, խոյս տալ, զերծանիլ, անցի առլ: To get —,

փախչել, զերծանիլ: To go —, 'ի բաց գնալ, հեռանալ, թողուլ, լքանել. յարձակիլ, ձգիլ: Well —, յաջող ելք: Ill —, ձախող ելք: The affair is —, 'ի դերև ելեալ է գործն:

Off! Մկ. Ի բաց տար, քաւ, ո՛ն անդր:

Off, Նխ. Ընդդէմ, հակառակ. հեռի, 'ի բացեայ, մեկուսի:

O'ffal օ́ֆֆըլ Գ. Մնացուած, նշխար. աւելորդ կամ խոտան ինչ. միս անպիտան, դէշ, դի:

Offénce օֆֆէ́նս Գ. Մեղք, յանցանք, չարիք. վնաս, գայթակղութիւն. անիրաւութիւն, զրկանք, թշնամանք. թշնամութիւն, բարկութիւն, քէն:

Offénceful օֆֆէ́նսֆուլ Ած. Անիրաւ, թշնամական, վնասիչ:

Offénceless օֆֆէ́նսլէս Ած. Անվնաս, անմեղ:

To Offénd օֆֆէ́նտ Բ, Ն. Փառնայուցանել, նեղել. մեղանչել, յանցանել. գայթակղեցուցանել. խոցել, վնասել, զրկել, անիրաւել. նախատել, անարգել. 'ի գիմի հարկանիլ:

To Offénd, Բ, Չ. Յանցանել, մեղանչել, գթել, սխալիլ, վրիպիլ:

Offénder օֆֆէ́նտըր Գ. Յանցաւոր, օրինազանց. վնասիչ, վնասարար, թշնամանիչ:

Offéndress օֆֆէ́նտրէս Գ. Կին յանցաւոր կամ վնասակար:

Offénsive օֆֆէ́նսիվ Ած. Նեղիչ, դժընդակ, վնասակար, գառնացուցիչ. թշնամութեան, ոխերիմ:

Offénsively օֆֆէ́նսիվլի Մ. Վնասու, չարութեամբ, յանիրաւի, թշնամութեամբ:

Offénsiveness օֆֆէ́նսիվնէս Գ. Վնաս, չարութիւն. վիշտ, նեղութիւն:

O'ffer օ́ֆֆըր Գ. Հրաւէր, խոստումն. գիմագրաւ շահատակութի, յարձակումն. փորձ, հանդէս. առաջարկութիւն. գին, գին խոստացեալ. նուէր, ընծայ, մատուցումն:

To O'ffer, Բ, Ն. Մատուցանել, ընծայել, տալ. խոստանալ, առաջի առնել. նուիրել, ձօնել, պատարագել. առնել կամ տալ:

To O'ffer, Բ, Չ. Առաջի առնել զանձն, երևիլ, յանդիման լինել. գիմագրաւ կամ ինքնամատոյց լինել, տալ զանձն. ձեռն արկանել, 'ի փորձ մտանել:

O'fferer օ́ֆֆըրըր Գ. Խոստացող. նուիրող, մատուցող, պատարագիչ:

O'ffering օ́ֆֆըրին Գ. Ընծայ, նուէր, պատարագ, զոհ, օփրանս:

Offértory օֆֆէ́րթըրի Գ. Նուիրումն, ընծայումն, մատուցումն. աղօթք ընծայութեան կամ նուիրաց:

O'ffice օֆֆիս Գ. Պաշտօն, պաշտօնատարութիւն, սպասաւորութի. պարտք պաշտաման. բարերարութիւն, մարդասիրութիւն, բարիք, երախտիք. պաշտօն Աստուծոյ, ժամերգութի. ժամագիրք, կարգաւորութիւն հասարակաց աղօթից. դիւան. տեղի պաշտաման. սենեակ առանձին ինչ գործոյ, գործատուն: Post- —, տուն նամակաց: A house of —, արտաքնոց, լուալիք, ծնմիչ:

To O'ffice, Բ, Ն. Գործել, առնել, կատարել, վարել:

O'fficer օ́ֆֆիսըր Գ. Գործակալ, պաշտօնեայ, վերակացու, ոստիկան. սպայ, պաշտօնեայ 'ի զօրու կամ 'ի նաւի. սպասաւոր դատաւորի:

O'fficered օ́ֆֆիսըրտ Ած. Վարեալ, առաջնորդեալ, զօրավարեալ:

Offícial օֆֆի́շըլ Գ. Նօտար կամ քարտուղար եպիսկոպոսի:

Offícial, Ած. Առաջնորդական, կարգեալ. պաշտաման, պաշտօնական, օրինական:

Offícialty օֆֆի́շըլթի Գ. Քարտուղարութիւն:

To Offíciate օֆֆի́շիէյթ Բ, Ն. Մատակարարել, մատուցանել, պաշտել:

To Offíciate, Բ, Չ. Կատարել կամ մատուցանել զպաշտօն, պաշտել յեկեղեցւոջ, կատարել կամ լնուլ զպաշտօն այլոյ:

Offícinal օֆֆի́սինըլ Ած. Խանթական, կրպակի:

Offícious օֆֆի́շըս Ած. Մարդասէր, հաճոյակատար, կամակատար, սպասահարկու. կարի ինն փութաջան կամ մեծարու:

Offíciously օֆֆի́շըսլի Մ. Մեծարանօք, պատուասիրութեամբ. յօժարամիտ, ինքնակամ, փութով, ժիրաժիր:

Offíciousness օֆֆի́շըսնէս Գ. Մեծ փոյթ կամ պատուասիրութի. մեծարանք, պատիւ, պատուասիրութիւն, սպասահարկութիւն, փոյթ, խնամ:

O'ffing օ́ֆֆին Գ. Հեռաւորութիւն 'ի ցամաքէ, խորք ծովուն:

Offscóuring օֆըսքա́ուրին Գ. Աւելածք, աղբ, աղբիւք:

O'ffst օ́ֆսէթ Գ. Բողբոջ, ընձիւղ, շառաւիղ:

O'ffspring օ́ֆըսփրին Գ. Սերունդ. ազգ, զարմ, տոհմ, որդիք, ծնունդք, զաւակք, յետագայք. ծագումն, սերումն, արմատ, ելք:

To Offúscate օֆֆը́սքէյթ Բ, Ն. Տըլացուցանել, նսեմացուցանել, աղօտացուցանել, մթացուցանել:

Offuscátion օֆֆըսքէ́յշըն Գ. Խաւարումն, մթագնութիւն, նսեմութիւն:

Oft օֆդ
O'ften օ՛ֆֆըն
Oftentímes օֆֆընդա՛յմզ
Ofttímes օֆդա՛յմզ
} մ. Բազում անգամ, սաստիկ, յաճախ, յաճախակի։

Ogée օճի՛ գ. Զարդ ինչ ճարտարապետական։

O'give օ՛ճայվ գ. Կամար սրաձև։

To O'gle օ՛կըլ բ, ն. Հայել, ակնարկել սիրով, պշնուլ, յակճիռս կալ։

O'gler օ՛կլըր գ. Որ հայի խանդակաթ աչօք, քաղցրահայեաց, տարփաւոր։

O'glio օ՛լիօ գ. Կերակուր ինչ խառնուածոյ. խառնուրդ, շփոթութիւն։

O'gresses օ՛կրէսըզ գ. Գնդակք (ըստ կնքաբանից)։

Oh! օ՛ ձյ. Ո՜հ, ա՜հ, ա՜յ, աւա՜ղ, եղո՜ւկ. ո՜վ, բա՜բէ։

Oil օյլ գ. Իւղ, ձէթ. ճարպ, պարարտութիւն. նիւթ բուսոց։

To Oil, բ, ն. Իւղել, օծանել իւղով. զանգել կամ համեմել իւղով։

O'ilcolour օ՛յլքըլըր գ. Գոյն կամ ներկ իւղազանգուած։

O'iliness օ՛յլինէս գ. Իւղային հանգամանք, պարարտութիւն։

O'ilman օ՛յլմէն գ. Իւղավաճառ։

O'ilshop օ՛յլշափ գ. Խանութ իւղոյ, կըրպակ իւղավաճառի։ [րարտ։

O'ily օ՛յլի ած. Իւղային, իւղալից. պա-

O'ilygrain օ՛յլիկրէյն գ. Բոյս ինչ։

O'ilypalm օ՛յլիփամ գ. Ծառ ինչ իւղային։

To Oint օյնդ բ, ն. Օծանել, իւղել։

O'intment օ՛յնդմէնդ գ. Իւղ, օծանելիք, իւղ անոյշ։

O'ker օ՛քըր գ. Տես Ochre.

Old օլդ ած. Ծեր, պառաւ, հինաւուրց, բազմամեայ. հին, վաղեմի. հնացեալ, մաշեալ։ Of –, 'ի հնումն, երբեմն, յառաջագոյն, յառաջ ժամանակաւ, վաղ ուրեմն։ Three years –, եռամեայ, երից ամաց։ To grow –, ծերանալ, պառաւանալ։ How old art thou? քանի՞ ամաց ես։ In Ephesus I am but two hours –, երկու ժամք են յորմէհետէ եկեալ եմ յԵփեսոս։ – age, հասակ ծերութեան, ծերութիւն։

Oldfáshioned օլդֆէ՛շընդ ած. Ըստ հին սովորութեան, հին, վաղեմի։

O'lden օ՛լդըն ած. Հին, վաղեմի։

O'ldness օ՛լդնէս գ. Ծերութիւն, հնութի։

Oleáginous օլիէ՛ճինըս ած. Իւղային, իւղաւոր։

Oleáginousness օլիէ՛ճինըսնէս գ. Իւղաւորութիւն, պարարտութիւն։

Oléander օլիէ՛նդըր գ. Ոլէանդր, դափնեծաղիկ։

Oléaster օլիէ՛սդըր գ. Ձիթենի վայրի։

Oléose օլի՛օս ած. Իւղային, պարարտ։

To Olfáct օլֆէ՛քդ բ, ն. Հոտոտել։

Olfáctory օլֆէ՛քդըրի ած. Հոտոտական, հոտառու։

O'lid, O'lidous օ՛լիդ, օ՛լիդըս ած. Հոտեալ, գարշահոտ։

Oligárchy օլիկա՛րքի գ. Սակաւապետութիւն, ազնուապետութիւն։

O'lio օ՛լիօ գ. Տես Oglio.

O'litory օ՛լիդըրի ած. Բանջարանոց։

Oliváster օլիվէ՛սդըր ած. Ձիթագոյն, 'ի գոյն ձիթապտղոյ։

O'live օ՛լիվ գ. Ձիթապտուղ, ձէթ. ձիթենի։ – -tree, ձիթենի։ [թոց։

O'mbre օ՛մպըր գ. Ազգ ինչ խաղու թըղ-

Oméga օմի՛կէ գ. Վերջին տառ ալփաբետաց յունաց։

O'melet օ՛մլէդ գ. Ձուածեղ։

O'men օ՛մէն գ. Նշան, գուշակութիւն։

O'mened օ՛մէնդ ած. Գուշակութեան, գուշակական։

Oméntum օմէ՛նդըմ գ. Ճարպալիր մաշկ պատեալ զաղեօք։

O'mer օ՛մըր գ. Գոմոր (չափ եբրայեցւոց)։

To O'minate օ՛մինէյդ բ, ն. Գուշակել։

Ominátion օմինէ՛շըն գ. Գուշակութիւն, նշան։

O'minous օ՛մինըս ած. Չարագուշակ, ձախող, թշուառ, մահաբեր. գուշակական, 'ի նշան։

O'minously օ՛մինըսլի մ. Գուշակութ՟բ, 'ի նշան։

O'minousness օ՛մինըսնէս գ. Գուշակումն։

Omíssion օմի՛շըն գ. Զանցառութիւն։

To Omít օմի՛դ բ, ն. Զանց առնել, թողուլ, լքանել, թողուլ 'ի բաց։

Omíttance օմի՛դդէնս գ. Զանցառութի։

Omnifárious օմնիֆէ՛րիըս ած. Ամենատեսակ, բիւրազգի, բազմազան։

Omníferous, Omnífic օմնի՛ֆէրըս, օմնի՛ֆիք ած. Ամենաստեղծ, ամենարար։

O'mniform օ՛մնիֆորմ ած. Ամենատեսակ, ամենատարազ. պէսպէս։

Omnígenous օմնի՛ճինըս ած. Ամենատեսակ, ազգի ազգի, պէսպէս, համայնասեռ։

Omnipárity օմնիփէ՛րիդի գ. Միաբանութիւն հասարակաց, համայն հաւասարութի։

Omnípotence, Omnípotency օմնի՛փօդէնս, օմնի՛փօդէնսի գ. Ամենակարողութիւն, ամենակալ զօրութիւն։

Omnípotent օմնի՛փօդէնդ ած. Ամենակարող, ամենազօր, ամենակալ, հզօր, մեծազօր, բուական։

Omniprésence օմնիփրէ՛զէնս գ. Ամենուրեքութիւն, լինելն ներկայ կամ տեսող ամենայնի։

Omniprésent օմնիփրէզէնթ ած. Ամենուրեք, առաջնկայ կամ անտող ամենայնի:

Omníscience, Omnísciency օմնիշիէնս, օմնիշիէնսի գ. Ամենագիտութիւն, ամենիմաստութիւն:

Omníscient օմնիշիէնթ ած. Ամենագէտ, ամենիմաստ:

Omnívorous օմնիվըրըս ած. Ամենակեր, ամենածախ:

Omóplate օմօփլէյթ գ. Անրակ:

On օն. նխ. Ի վերայ. գ. 'ի. ընդ. վասն, սակս, յաղագս. առ: — high, 'ի վեր, 'ի բարձունս: — the first day, յառաջնում աւուր: — fire, 'ի հուր: — the sudden, յանկարծակի, յական թօթափել: — foot, հետիոտն, հետեւակ: — purpose, դիտմամբ, կամաւ: — the contrary, ընդ հակառակն, առ հակառակս:

On, մ. Կարգաւ, հետզհետէ. յառաջ, յառաջագէմ, անդր եւ. 'ի վերայ իւր, զգեցեալ. մերձ, ոչինչ չեւս, եկեալ հասեալ: And so —, և այլն, այլովքն համդերձ, և որ ըստ կարգի:

On! ձյ. Օն, աղէ, համպա:

Once ուընս մ. Միանգամ. առանգամ մի, առ մի նուագ. կանխաւ, յառաջագոյն, եր երբեմն, եր զի: At —, միանգամայն, միահաղոյն, իսկոյն, անդէն և անդ:

One ուըն գ. Մի, ոմն, ոք, մի ոք, մի ինչ. նոյն, նոյն ինչ. մի, միութիւն, միաբանութիւն: — 's, անձին, իւր: The little and the great —s, փոքունք և մեծամեծք: — 's self, ինքն, անձն: As if — should say, որպէս թէ ասէր ոք, օրինակ իմն:

One, ած. Մի, միակ. իմն, ինչ, ոմն. այլ, միւս. նոյն, մի և նոյն: Any —, ամենայն ոք, ամենայն որ, իւրաքանչիւր, ամենայն անձն, ոմն, ոք: — another, իրերաց, միմեանց: — — another, այլ - այլ: — the other, երկոքին: — by one, մի առ մի, մի ըստ միոջէ, առանձինն:

O'neeyed ուընայտ ած. Միակնի:

Oneirocrític օնայրօքրիթիք գ. Երազագէտ, երազահան, երազապատում:

Oneirocrítical օնայրօքրիթիքէլ ած. Երազահան, երազացոյց:

O'neness ուըննէս գ. Միութիւն:

O'nerary օնէրէրի ած. Բեռնակիր, բեռնաբարձ:

To O'nerate օնէրէյթ բ, ն. Բառնալ բեռինս, ծանրաբեռնել:

Onerátion օնէրէյշըն գ. Բեռնաւորութի, բարձումն 'ի վերայ:

O'nerous օնէրըս ած. Ծանր, դժուարակիր, դժուարաբառնալի:

O'nion ընիըն գ. Սոխ, կաղամբոյս:

O'nly օնլի ած. Միայն, միայնակ, լոկ, առանձին, մի միայն:

O'nly, մ. Միայն, լոկ, եեթ, առանձինն:

Not —, ոչ միայն: — begotten, միածին:

O'nomancy օնօմէնսի գ. Անուանահմայութիւն:

Onomántical օնօմէնթիքէլ ած. Անուանահմայ, անուանահմայութեան:

O'nset օնսէթ գ. Յարձակումն, գրոհ. առաւելութիւն, յաւելուած:

To O'nset, բ, ն. Յաւելուլ, սկսանել:

O'nslaught օնսլօթ գ. Գրոհ, յարձակումն:

Ontólogist օնթօլըճիսթ գ. Էակաբան:

Ontólogy օնթօլըճի գ. Էակաբանութի:

O'nward օնուըրտ մ. Յառաջ, յառաջագէմ. ընդ առաջ:

O'nycha օնիքէ գ. Խեցի ինչ անուշահոտ. եղնգնաքար:

O'nyx օնիքս գ. Եղնգնաքար, եղունգն:

Ooze ուզ գ. Տիղմ, տիղմն, գայլ, ճահիճ, մոր. հոսանք, ծորան, կայլակ:

To Ooze, բ, չ. Հոսել, բղխել, ծորել, կայլակել:

O'ozy ուզի ած. Տղմալից, ճահճային, ճախճախուտ:

To Opácate օփէքէյթ բ, ն. Մթակացուցանել, ստուերացուցանել, աղտացուցանել:

Opácity օփէսիթի գ. Դիմահարութիւն, մթութիւն, մայլ:

Opácous օփէքըս ած. Դիմահար, անթափանցիկ, ստուերամած, ծմակ, աղօտ, նսեմ:

O'pal օփէլ գ. Ակն ինչ պատուական ազնուականփայլ:

Opáque օփէյք ած. Դիմահար, անթափանցիկ, ծմակ, աղօտ, մթին:

Ope, O'pen օփ, օփըն ած. Բաց, բացեալ. փթթեալ. արձակ, անփակ, ազատ. ընդարձակ, լայնատարած. մեկն, բացայայտ. համարձակ, աներկիւղ. պարզ, յստակ, պայծառ. պարզամիտ, անկեղծ. յայանի, ծանուցեալ. բացօթեայ. դիմագրաւ. անպարիսպ. հասարակաց, ամենեցուն. 'ի հրապարակի, առաջի ամենեցուն:

To Ope, to O'pen, բ, ն. Բանալ. պարզել, տարածել. արձակել, լուծանել. յայտնել, ցուցանել, առաջի առնել. բացատրել. պատառել, հատանել. սկսանել:

To Ope, to O'pen, բ, չ. Բանիլ. պատառիլ. հաչել (ըստ որսորդաց):

O'pener օփըներ գ. Բացող. մեկնիչ, թարգման. բաժանող, որոշիչ:

Openey'ed օփընայտ ած. Աչալուրջ, արթուն, զգաստ:

Openhánded օփընհէնտէտ ած. Առատա

ձեռն, բազմաբաշխ, առատ, բարերար:

Openheárted օփընհա՛րթէտ ած. Պարզամիտ, անխարդախ, միամիտ, ազնուամիտ:

Openheártedness օփընհա՛րթէտնէս գ. Պարզմտութիւն, անկեղծութիւն, միամտութիւն, ազնուութիւն մտաց:

O'pening օ՛փնին գ. Բացուած, պատառուած, ծակ. նշան, նշոյլ, նշմարանք, աղօտ լոյս:

O'penly օ՛փընլի մ. Յայտնի, յայտնապէս, ակներև. համարձակ, ազատադէմ:

Openmóuthed օփընմա՛ուդհտ ած. Բերանաբաց, համարձակ, ազատաբերան:

O'penness օ՛փըննէս գ. Պարզութիւն, բացայայտութիւն. համարձակութիւն, ազատութիւն. պարզմտութի, անկեղծութի:

O'pera օ՛փէրը գ. Նուագաւոր թատր:

O'perable օ՛փէրէպլ ած. Գործելի, առնելի:

O'perant օ՛փէրէնթ ած. Ներգործող, ազդու, զօրեղ:

To O'perate օ՛փէրէյթ բ, չ. Ներգործել, ազդել, զօրել:

Operátion օփէրէ՛յշըն գ. Գործ, ներգործութիւն. ազդեցութիւն, զօրութիւն. վիրաբուժական գործողութի կամ հատումն. հանդէս զինուորական:

O'perative օ՛փէրէթիվ ած. Գործական կամ գործնական, ներգործող, գործունեայ, ազդու, զօրաւոր:

Operátor օփէրէ՛յթըր գ. Գործող, արարող, արուեստաւոր, ճարտար:

Operóse օփէրօ՛ս ած. Բազմաշխատ, տաժանելի, դժուարաքիրան:

Ophítes օֆա՛յթիզ գ. Օձաքար:

Ophthálmic օփթհէ՛լմիք ած. Աչաց կամ ականց. լուսադարութեան:

O'phthalmy օ՛փթհէլմի գ. Լուսադարութիւն, աչացաւութիւն:

O'piate օ՛փիէյթ գ. Ափիոն:

O'piate, ած. Թմբրեցուցիչ, քնաբեր:

O'pifice օ՛փիֆիս գ. Ձեռակերտ, արուեստակերտուած, գործ, արարած:

O'pificer օ՛փիֆիսըր գ. Արուեստաւոր, ճարտար, ճարտարապետ, արարչագործ:

O'pinable օ՛փինէպլ ած. Կարծելի, կարծողական: [միտք:

Opinátion օփինէ՛յշըն գ. Կարծիք, վարկ,

Opinátor օփինէ՛յթըր գ. Կարծող:

To Opíne օփա՛յն բ, չ. Կարծել, խորհել, համարել, 'ի կարծիս լինել:

Opíniative օփի՛նիէթիվ ած. Յամառ, սընդեալ 'ի կարծիս. կարծողական, կարծեալ, համարեալ, ընդ կարծեօք:

Opiniátre օփինիէ՛թըր ած. Յամառ, կամակոր, խստապարանոց:

Opiniátrety, Opíniatry օփինիէ՛թրիթի, օփի՛նիէթրի գ. Յամառութիւն, կամակորութիւն, ստամբակութիւն:

Opínion օփի՛նիըն գ. Կարծիք. միտք, խորհուրդ, դատումն. վարկ, յարգ:

Opínionative օփի՛նիընէթիվ ած. Յամառ, կամակոր:

Opínionatively օփի՛նիընէթիվլի մ. Յամառութեամբ, կամակորութեամբ:

Opínionativeness օփի՛նիընէթիվնէս գ. Յամառութիւն, կամակորութիւն:

Opínionist օփի՛նիընիսթ գ. Յամառ, կամակոր, խստապարանոց:

Opíparous օփի՛փէրըս ած. Մեծածախ, մեծապատրաստ, բազմահարկի, շքեղ:

Opitulátion օփիթիուլէ՛յշըն գ. Օգնութի, նպաստ, սատարութիւն:

O'pium օ՛փիըմ գ. Ափիոն:

O'ppidan օ՛փփիտէն գ. Քաղաքացի: [կել:

To O'ppilate օ՛փփիլէյթ բ, ն. Խնուլ, փա-

Oppilátion օփփիլէ՛յշըն գ. Խցումն, արգել, խցանք:

O'ppilative օ՛փփիլէթիվ ած. Խցողական:

Oppléted օփփլի՛թէտ ած. Լի, լցեալ, խուռն, խցեալ:

Oppónent օփփօ՛նէնթ գ. Հակառակորդ, ախոյեան, առարկու, ընդդիմաբան:

Oppónent, ած. Հակառակ, ներհակ, ընդդէմ:

Opportúne օփփօրթիու՛ն ած. Պատեհ, դիպող, յարմար, դիպաւոր, ընդունելի:

Opportúnely օփփօրթիու՛նլի մ. Ի դէպ, 'ի ճահ, ըստ պատշաճի, 'ի դէպ ժամու, պատշաճագոյնս:

Opportúnity օփփօրթիու՛նիթի գ. Պատեհութիւն, ժամ դիպող, պարապ, պէտք, պիտոյք:

To Oppóse օփփօ՛զ բ, ն. Ընդդիմադրել, դիմադրել, առաջի արկանել, 'ի դէմս աձել. առարկել, ընդդիմաբանել. հակառակել, ընդդիմանալ:

To Oppóse, բ, չ. Ընդդիմանալ, ընդդէմ կալ, հակառակիլ. առարկել, ընդդիմաբանել:

Oppóseless օփփօ՛զլէս ած. Անհակառակելի, անդիմադարձ, անհրաժեշտ:

Oppóser օփփօ՛զըր գ. Ընդդիմակաց, հակառակորդ, ախոյեան, թշնամի, առարկու, սատան:

O'pposite օ՛փփօզիթ գ. Հակառակ, հակառակորդ, ոսոխ, ախոյեան, թշնամի:

O'pposite, ած. Հակադրեալ, հակադիր, հանդիպակաց. հակառակ, ներհակ, ընդդէմ:

O'ppositely օ՛փփօզիթլի մ. Ներհակաբար, ընդհակառակն. 'ի հանդիպոյ, հանդէպ. հակառակ, ընդդէմ:

Oppositeness օփփօզիթնէս գ. Հակադրութիւն, համդիպակայութիւն. հակառակութիւն, ներհակութիւն:

Opposítion օփփօզիշըն գ. Հակադրութիւն, համդիպակայութիւն. ընդդիմութիւն, դիմակայութիւն, հակառակութի, խոչ. ընդդիմադրութիւն, ասարկութիւն: In —, ընդհակառակն, ընդդէմ, հակառակ:

To Oppréss օփփրէս բ, ն. Հարստահարել, ճնշել, ընկճել, նկուն առնել. յաղթահարել, 'ի պարտութիւն մատնել, ընդ խուրև նուաճել:

Oppréssion օփփրէշըն գ. Հարստահարութիւն, բռնաւորութիւն, բռնութիւն. ճնշումն, ըկանք, զրկանք. թշուառութի, աղէտ, տառապանք. լքումն, վաստթարութիւն, ձհատութիւն:

Oppréssive օփփրէսիվ ած. Բռնի, հարստահարող, դժնդակ, ճնշիչ, ծանր:

Oppréssor օփփրէսըր գ. Հարստահարող, կեղեքիչ, բռնաւոր:

Oppróbrious օփփրօպրիըս ած. Նախատալից, նախատական, անարգ, արհամարհ, խայտառակ, ամօթապարտ:

Oppróbriously օփփրօպրիըսլի մ. Նախատանօք, անարգանօք:

Oppróbriousness օփփրօպրիըսնէս գ. Նախատինք, անարգանք, նշաւակութի, վատանունութիւն:

To Oppúgn օփփիուն բ, ն. Առնուլ պատերազմաւ, մարտ դնել, դիմամարտել, վանել, բաղխել:

Oppúgnancy օփփըգնընսի գ. Դիմամարտութիւն, վանումն, յարձակումն. հակառակութիւն, ընդդիմութիւն:

Oppúgner օփփիունըր գ. Ընդդիմամարտ, վանիչ, հակառակորդ, թշնամի:

O'ptative օփթէթիվ ած. Ըղձական (եղանակ բայից):

O'ptic օփթիք գ. Գործարան տեսութե, տեսութիւն:

O'ptic, ած. Տեսողական, տեսութեան. տեսաբանական:

O'ptical օփթիքէլ ած. Տեսողական, տեսաբանական:

Optícian օփթիշըն գ. Տեսաբան:

O'ptics օփթիքս գ. Տեսաբանութիւն, գիտութիւն տեսութեան, ընդհայեցողութի:

O'ptimacy օփթիմէսի գ. Աւագանի, ազգօրեար, մեծամեծք, ճոխք, ազատք:

Optímity օփթիմիթի գ. Ամենալաւութի:

O'ption օփշըն գ. Ընտրութիւն, կամք, իշխանութիւն, ընտրութիւն կամաց:

O'pulence, O'pulency օփփիուլէնս, օփփիուլէնսի գ. Հարստութիւն, ճոխութիւն:

O'pulent օփփիուլէնթ ած. Հարուստ, ճոխ, մեծատուն, մեծայեալ, յղփացեալ:

O'pulently օփփիուլէնթլի մ. Ճոխաբար, պերճաբար, յղփութեամբ:

Or օր գ. Ոսկի կամ դեղին գոյն (ըստ կնքաբանից):

Or, շ. Կամ, և կամ, եթէ, և եթէ:

O'rach օրաչ գ. Խոտ ինչ (վայրի շոմին):

O'racle օրէքլ գ. Պատգամ. տեղի պատգամաց, դաբիր. պատգամախօս:

To O'racle, բ, չ. Պատգամախօս լինել, տալ պատգամս:

Orácular, Oráculous օրէքիուլըր, օրէքիուլըս ած. Պատգամաց, իբրև զպատգամ. իբրև զպատգամախօս. տիրական, վաւերական, անսուտ. մթին, գաղտնի, երկդիմի:

Oráculously օրէքիուլըսլի մ. Իբրև պատգամ. իբրև պատգամախօս:

Oráculousness օրէքիուլըսնէս գ. Լինելն իբրև զպատգամ, ստուգութիւն. գաղտնութիւն:

O'raison օրիզն գ. Աղօթք, մաղթանք:

O'ral օրէլ ած. Բանիւ բերանոյ, անգիր, ձայնաւոր, բանաւոր:

O'rally օրէլլի մ. Բանիւ բերանոյ, անգիր:

O'range օրինճ գ. Նարինջ, թուրինջ. նարընջենի, թուրընջենի: — colour, նարընջագոյն: — peel, կեղև նարընջի: — -tree, նարընջենի: — man, նարընջավաճառ: — woman, — wife, — -girl, նարընջավաճառ կին:

O'rangery օրէնճըրի գ. Նարընջենիք:

Orang-outáng օրան-ութան գ. Այծամարդ, կապիկ նմանագոյն մարդոյ:

Orátion օրէշըն գ. Ատենաբանութիւն, ճառ:

O'rator օրէթըր գ. Ատենաբան, հրապարակախօս. աղերսարկու, աղաչաւոր:

Oratórical օրէթօրիքէլ ած. Ատենաբանական, ճարտասանական:

O'ratory օրէթըրի գ. Ճարտասանութի, ճարտարախօսութիւն, ատենաբանութի. կրթութիւն ճարտասանութեան. աղօթարան, աղօթատեղի:

Orb օրպ գ. Գունտ. պարունակ, բոլորակ. երկրագունտ, երկնագունտ. անիւ, շրջանակ. շրջան, շրջաբերութիւն, պարագայութիւն. ընթացք, գնացք, սահման, վիճակ, պարագայ:

Orbátion օրպէշըն գ. Որբութիւն. անզաւակութիւն. կորուստ ծնողաց կամ զաւակաց:

O'rbed օրպէտ, օրպտ ած. Բոլորշի, բոլորաձև, գնտական, գնտաձևեայ. շրջանակել:

Orbícular օրպիքիուլըր ած. Գնտական, գնտաձևեայ, գնտականակերպ. բոլորշի, բոլորաձև:

Orbícularly օրպիքիուլըրլի մ. Իբրև ըզ-

գունտ կամ շրջանակ, գնտաձև, բոլորակաձև:

Orbícularness օրպիքիուլէրնէս գ. Գնտակնութիւն, բոլորակութիւն:

Orbículated օրպիքիուլէյթէտ ած. Գնտակացեալ, գնտակակերպ, բոլորակեալ, բոլորաշէն:

O'rbit օրպիթ գ. Ծաւիղ, շրջան կամ շրջանակ մոլորակաց:

O'rbity օրպիթի գ. Որբութիւն. անզաւակութիւն:

Orc օրք գ. Կէտ ձուկն:

O'rchal օրքէլ գ. Քար մի:

O'rchanet օրքէնէթ գ. Բոյս մի:

O'rchard օրչըրտ գ. Պարտէզ (պտղատու ծառոց):

O'rchestre օրքէսթըր գ. Կայարան երաժշտաց:

To Ordáin օրտէյն բ, ն. Կարգել, կարգաւորել, դատաւորել. սահմանել, հաստատել, կացուցանել, հրամայել, պատուիրել. կազմել, յօրինել, յարդարել. ձեռնադրել. տալ զկարգ կամ զաստիճան:

Ordáiner օրտէյնըր գ. Կարգիչ, կարգաւորիչ. ձեռնադրող:

O'rdeal օրտիըլ գ. Փորձ ('ի ձեռն ջրոյ կամ հրոյ):

O'rder օրտըր գ. Կարգ, կանոն, սահման. կարգաւորութիւն, դատաւորութի՛ւն, կարգադրութիւն, ուղղութիւն. պայման, օրէնք, սովորութիւն. պատուէր, հրաման, վճիռ. կարգ, աստիճան, դաս. կարգ կամ ընկերութիւն (կրօնաւորաց և ասպետաց). կարգ կամ համեմատ դրութիւն մասանց շինուածոյն. խնամ, փոյթ, զգուշութիւն:
In – to, վասն, առ 'ի, 'ի պէտս:

To O'rder, բ, ն. Կարգել, կարգաւորել, յօրինել, կազմել, յարդարել. անտեսել, անօրինել, կառավարել, ուղղել. հոգալ. պատուիրել, հրամայել. ձեռնադրել:

To O'rder, բ, չ. Հրաման տալ, պատուիրել, հրամայել: [րիչ, անօրէն:

O'rderer օրտըրըր գ. Կարգիչ, կարգաւո-

O'rderless օրտըրլէս ած. Անկարգ, չփոյթ, խառն 'ի խուռն:

O'rderliness օրտըրլինէս գ. Կարգաւորութիւն, կանոնաւորութիւն:

O'rderly օրտըրլի ած. Կարգաւոր, կանոնաւոր, անշփոթ. կարգեալ, կանոնեալ, սահմանեալ, ըստ կարգի, ըստ օրինաց:

O'rderly, մ. Կարգաւ, ըստ կարգի, օրինօք, կարգաւորապէս, քաջիկ:

O'rdinable օրտինէպլ ած. Կարգելի, սահմանելի:

O'rdinal օրտինէլ գ. Մաշտոց, գիրք ձեռնադրութեան:

O'rdinal, ած. Դասական (թիւ):

O'rdinance օրտինէնս գ. Կարգ, օրէնք, սահման, կարգաւորութիւն, պատուէր, հրաման: Տես և Ordnance.

O'rdinarily օրտինէրիլի մ. Կարգաւ, ըստ կարգի, օրինօք. հասարակաբար, սովորաբար, հասարակ օրինօք:

O'rdinary օրտինէրի գ. Օրինաւոր առաջնորդ կամ եպիսկոպոս, կարգեալ դատաւոր. սեպհական պաշտօն. օրէնք, կարգ, սովորութիւն. պատրաստեալ գին կամ վճարք կերակրոց. պանդոկ:

O'rdinary, ած. Կարգեալ, կարգաւորեալ, կանոնեալ, բուն, սեպհական. հասարակ, սովորական, հանապազորդեան. անարգ, գռեհիկ, ռամկական:

O'rdinate օրտինէյթ ած. Կարգեալ, սահմանեալ, որոշեալ, կարգաւոր, կանոնաւոր:

To O'rdinate, բ, ն. Կարգել, սահմանել, հաստատել:

Ordinátion օրտինէյշըն գ. Կարգումն, կարգաւորութիւն. ձեռնադրութիւն:

O'rdnance օրտնէնս գ. Թնդանօթք, հրազէնք:

Ordónnance օրտօննէնս գ. Կարգ կամ դասաւորութիւն ձևոց 'ի նկարս:

O'rdure օրտիուր գ. Աղտեղութիւն, աղբ, կղկղանք:

Ore օր գ. Նիւթ բոլոց ոչ զտեալ. հանք, մետաղ:

O'reweed, O'rewood օրուիտ, օրուուտ գ. Բոյս ծովային:

O'rgal օրկէլ գ. Մրուր գինւոյ չորացեալ:

O'rgan օրկէն գ. Գործարան, գործի, կազմուած. երգեհոն, նուագարան:

Orgánic, Orgánical օրկէնիք, օրկէնիքէլ ած. Գործարանաւոր, գործիական, կազմուածոյ:

Orgánically օրկէնիքէլլի մ. Գործիապէս, կազմակերպութեամբ:

Orgánicalness օրկէնիքէլնէս գ. Գործարանաւորութիւն, կազմակերպութիւն:

O'rganism օրկէնիզմ գ. Կազմութիւն, կազմած, կազմակերպութիւն:

O'rganist օրկէնիսթ գ. Երգեհոնահար:

Organizátion օրկէնիզէյշըն գ. Կազմութիւն, անկուած, կազմակերպութիւն:

To O'rganize օրկէնայզ բ, ն. Կազմել ըզգործարանս, հանդերձել գործարանօք, կազմակերպել, կերպարանել: [գինի:

O'rganloft օրկէնլօֆթ գ. Վերնատուն եր-

O'rganpipe օրկէնփայփ գ. Փող երգեհոնի, սրինգ, փող:

O'rgany օրկէնի գ. Զուպրակ (խոտ):

Orgásm օրկէզմ գ. Յոյզք կրից, յուզումն կենդանական ոգեաց, վրդովումն:

O'rgeis օ́րճիզ գ. Ձուկն ինչ ծովու: Կոչի և Organling.

O'rgies օ́րճիզ գ. Սպանդարապետական պաշտամունք, խենէշ խնջոյք:

O'richalch օ́րիքալք գ. Արոյր, պղինձ ծխեալ:

O'rient օ́րիէնթ գ. Արեւելք, ելք արեւու, արեւելեան կողմն:

O'rient, ած. Ծագեալ. արեւելից, ելիցն արեւու, արեւելեան. լուսափայլ, պայծառ, շողշողուն, ծայրակարմիր. մաքուր, ջինջ, ականակիտ:

Oriéntal օրիէնթէլ գ. Արեւելեան, արեւելեայ, բնակիչ արեւելից:

Oriéntal, ած. Արեւելեան, արեւելից, ելիցն արեւու:

Oriéntalism օրիէնթէլիզմ գ. Ոճ արեւելեան (բարբառոյ): [րեւելեան:

Orientálity օրիէնթէլիթի գ. Լինելն ա-

O'rifice օ́րիֆիս գ. Բերան (ստամոքսի), ծակ, բացուած:

O'riflame օ́րիֆլէմ գ. Ոսկի դրօշ:

O'rigan օ́րիկէն գ. Զուբրակ (խոտ):

O'rigin, Oríginal օ́րիճին, օրիճինէլ գ. Ծագումն, ծնունդ, սկիզբն, աղբիւր, արմատ:

Oríginal, գ. Ծագումն, սկիզբն. սկզբնատիպ, նախատիպ, նախագաղափար. սկզբնագիր, բնագիր:

Oríginal, ած. Բնիկ, նախկին, առաջին, սկզբնական:

Oríginally օրիճինէլլի մ. Ըստ ծագման, 'ի բնէ, անդստին, անդուստ 'ի վերուստ, զառաջինն, 'ի սկզբան անդ:

Oríginalness օրիճինէլնէս գ. Սկզբնականութիւն, սկզբնութիւն:

Oríginary օրիճինէրի ած. Ծնող, ծագող, սկզբնական. նախկին, առաջին:

To Oríginate օրիճինէյթ բ, ն. Տալ զծագումն կամ զսկիզբն:

To Oríginate, բ, չ. Ծագել, առնուլ ծագումն կամ սկիզբն:

Originátion օրիճինէշըն գ. Սկզբնաւորութիւն, ծագումն, ծնունդ. ածանցումն, ստուգաբանութիւն:

O'rison օ́րիզըն գ. Աղօթք, մաղթանք:

O'rlop օ́րլօփ գ. Պատիկոն կամ յարկ նաւու:

O'rnament օ́րնէմէնթ գ. Զարդ, զարդարանք, պաճուճանք. պարծանք, շուք, պատիւ:

Ornaméntal օրնէմէնթէլ ած. Ի զարդ:

Ornaméntally օրնէմէնթէլլի մ. Իբրև ըզզարդ:

Ornaménted, O'rnate օրնէմէնթէտ, օ́րնէյթ ած. Զարդարեալ, պաճուճեալ:

O'rnateness օ́րնէթնէս գ. Զարդարանք, շքեղութիւն:

O'rnature օ́րնէչիուր գ. Պաճուճանք, զարդ, շքեղութիւն: [ութիւն:

Ornithólogy օրնիթհօ́լըճի գ. Թռչնաբան-

O'rphan օ́րֆէն գ. Որբ:

O'rphan, ած. Որբ, որբացեալ:

O'rphanage, O'rphanism օ́րֆէնիճ, օ́րֆէնիզմ գ. Որբութիւն:

O'rpiment օ́րփիմէնթ գ. Զառիկ, մկնդեղ:

O'rpine օ́րփին գ. Տունկ ինչ:

O'rrery օ́րրէրի գ. Գործի ցուցակ շարժման երկնային մարմնոց:

O'rris օ́րրիս գ. Հիրիկ փղոբենտեան:

Ort օրթ գ. Աւելորդ, մնացորդ, մնացուած, նշխար:

O'rthodox օ́րթհօտօքս ած. Ուղղափառ, ուղղադաւան, ողջամիտ:

O'rthodoxly օ́րթհօտօքսլի մ. Ուղղափառապէս, ողջմտութեամբ:

O'rthodoxy օ́րթհօտօքսի գ. Ուղղափառութիւն, ողջմտութիւն:

O'rthodromics օ́րթհօտրօմիքս գ. Արուեստ ընթանալոյ ընդ ուղիղ կամ ընդ կարճոյ ճանապարհ:

O'rthodromy օ́րթհօտրօմի գ. Ընթացք ընդ ուղիղ կամ ընդ կարճոյ ճանապարհ, ուղղագնացութիւն:

O'rthogon օ́րթհօկօն գ. Ուղղանկիւն:

Orthógonal օրթհօ́կօնէլ ած. Ուղղանկիւնի:

Orthógrapher օրթհօ́կրէֆըր գ. Ուղղագիր, որ ուղիղ գրէ:

Orthográphical օրթհօկրէ́ֆիքէլ ած. Ուղղագրական, ուղղագրութեան. գծագրեալ ըստ կառուցման շինուածոյ:

Orthógraphically օրթհօ́կրէֆիքէլլի մ. Ըստ ուղղագրութեան. ըստ գծագրութե կառուցման շինուածոյ:

Orthógraphy օրթհօ́կրէֆի գ. Ուղղագրութիւն (ըստ քերականաց). գծագրութիւն կառուցման շինուածոյ (ըստ ճարտարապետաց):

Orthópnoea օրթհօ́փնիէ գ. Թոքախտութիւն՝ յորում հնար է շնչել միայն կանգուն կամ ուղիղ կալով. (ուղղաշնչութի):

O'rtive օ́րթիվ ած. Ծագման կամ ելից (աստեղաց): [համ:

O'rtolan օ́րթօլէն գ. Թռչուն ինչ բարե-

O'rval օ́րվէլ գ. Զօպայ շառագոյն:

Oscillátion օսսիլլէշըն գ. Ճօճումն:

Oscíllatory օսսիլլէթըրի ած. Ճօճական (շարժումն):

Oscítancy օսսիթէնսի գ. Յօրանջ. հեղգութիւն, տարտամութիւն:

Oscítant օսսիթէնթ ած. Յօրանջող. հեղգ, պղերգ, տարտամ:

Oscitátion օսսիթէ́յշըն գ. Յօրանջումն:

O'sier օ́ժէր գ. Ուռի, ուռենի:

O'smund օ́զմընտ գ. Տունկ ինչ:

O'spray օ́սփրէյ գ. Գետարծուի, եփենէ:

O'sselet օ́սլէթ գ. Ոսկոյց ոտից ձիոց:

O'ssicle օ́սսիքլ գ. Ոսկր փոքրիկ:

Ossífic օսսի́ֆիք ած. Որ փոխարկէ յոսկր:

Ossificátion օսսիֆիքէ́յշըն գ. Փոխարկութիւն յոսկր:

Ossífrage օսսի́ֆրէյճ գ. Եփենէ, պասկուճ, գետարծուի:

To O'ssify օ́սսիֆայ բ, ն. Փոխարկել յոսկր:

Ossívorous օսսի́վօրըս ած. Ոսկրակեր:

O'ssuary օ́սսիուէրի գ. Տեղի ուր պահին ոսկերք մեռելոց:

Osténsible օսթէ́նսիպլ ած. Ցուցանելի, չքեղ, պարծանաց:

Osténsive օսթէ́նսիվ ած. Ցուցական:

Ostént օսթէ́նթ գ. Ցոյց, տեսիլ, երեւոյթ, կերպարան. պարծանք, շուք. հրէշ, նորանշան ինչ, նշան:

Ostentátion օսթէնթէ́յշըն գ. Ցոյցք, տեսիլ, երեւոյթ, շուք. պարծանք, սնապարծութիւն, սնափառութի. տեսիլ, թատրոն, տեսարան:

Ostentátious օսթէնթէ́յշըս ած. Սնապարծ, անձնացոյց, պարծոտ, անձնապանծ:

Ostentátiously օսթէնթէ́յշըսլի մ. Պարծանօք, պանծանօք, 'ի ցոյցս, սնափառութ̄:

Ostentátiousness օսթէնթէ́յշըսնէս գ. Ցոյցք, անձնացոյց պարծանք, սնապարծութիւն, սնափառութիւն:

Ostentátour օսթէնթէ́յթըր գ. Անձնապանծ, սնափառ, սնապարծ, փառամոլ:

Ostéocolla օսթի́օքօլլէ գ. Ոսկրամածոյց (նիւթ մածուցիչ խորտակեալ ոսկերաց):

Ostéocope օսթի́օքօփ գ. Ոսկրաբեկութի (ցաւ ինչ ոսկերաց):

Osteólogy օսթիօ́լօճի գ. Ոսկրաբանութ̄:

O'stiary օ́սթիէրի գ. Բերան կամ անցք գետոց:

O'stler օ́սլըր գ. Ախոռապան:

O'stlery օ́սլըրի գ. Իջնակարան ախոռապանի, պանդոկ:

O'stracism օ́սթրէսիզմ գ. Խեցեկոյս վըճիռ աթենացւոց:

O'stracites օ́սթրէսայթս գ. Ոստրէք քարացեալք:

O'strich օ́սթրիչ գ. Ջայլամն:

Otacóustic օթէքա́ուսթիք գ. Լսարան (գործի 'ի դիւրութիւն լսոյ ականջաց):

O'ther ը́թհըր դեր. Միւս, այլ, կէս, ոմն, երկրորդ. այլ ինչ, այլ իմն. այլ ոք, այլ ոմն: Each —, միմեանց, զմիմեանս:

O'thergates ը́թհըրկէյթս մ. Այլազգ, այլազգաբար:

O'therguise ը́թհըրկայզ մ. Այլազգ, տարօրինակ: (Երբեմն գրի Otherguess).

O'therwhere ը́թհըրհուէր մ. Այլուր, այլ ուրեք, յայլում վայրի:

O'therwhile ը́թհըրհուայլ մ. Յայլում ժամու, յայլում ժամանակի:

O'therwise ը́թհըրուայզ մ. Այլազգ, այլազգաբար, ընդհակառակն. այլուստ, յայլմէ կողմանէ:

O'tter օ́թթըր գ. Ջրշուն, ընձրի:

Ouch ա́ուչ գ. Մանեակ ոսկի, քառամանեակ ակնակապ:

Ought օթ գ. Ինչ, իր ինչ, իմն ինչ: Տես Aught.

Ought, Կատարեալ ժամանակ to Owe բայի:

Ounce ա́ունս գ. Ունկի (կշիռ):

Ounce, գ. Յովազ:

Oúphen ա́ուֆըն ած. Այսոյ, օդային, դիւական:

Our ա́ուր դեր. Մեր, մերոյ: (Յետադաս անուան գրի Ours).

Oursélf աուրսէ́լֆ դեր. Մեք: (Ի գործ ածի միայն յոճ արքայական):

Oursélves աուրսէ́լվզ դեր. (յոգն.) Մեք, անձինք մեր. զմեզ, զանձինս:

Oúsel ա́ուզըլ գ. Սարեակ:

To Oust ա́ուսթ բ, ն. Ի բաց առնուլ, 'ի բաց հանել. զրկել, 'ի բաց ընկենուլ, վտարել, մերժել:

Out ա́ութ մ. Արտաքս, արտաքոյ, արտաքուստ, 'ի դուրս, ոչ 'ի տան, տար, հեռի. բաց, բացեալ. բարձեալ, հանեալ 'ի բաց. խաւարեալ, շիջեալ. անցեալ. լըպառեալ, դատարկ, ունայն. հրաժարեալ. ցփխձան, ցուարտ, ողջոյն. բարձրաձայն, ուժգին. սխալեալ, արտաքոյ, հեռի, մոլորեալ, վրիպեալ, յաղթեալ. կորուսեալ. պակասեալ. անկեալ. աւարտեալ, լցեալ, կատարեալ: – alas! ո՜հ, աւա՜ղ:

Out! մկ. Գնա 'ի բաց, 'ի բաց լեր, 'ի բաց կաց, երթ 'ի բաց: – upon, ո՛ն 'ի բաց տար:

Out of, նխ. Արտաքոյ, առանց, զուրկ, անմասն, թափուր. 'ի, յ, առ 'ի: – of which, յորմէ: – of hope, անյոյս: – of necessity, առ հարկի, հարկեալ, ակամայ: – of fear, առ երկիւղի: – of hand, անդէն և անդ, փութով, իսկոյն: – of measure, անչափ, առաւել: – of design, դիտմամբ, կամաւ, խորհրդով: – of favour, անկեալ 'ի շնորհաց՝ յերեսաց, անարգել: – of sight, բարձեալ՝ հեռացեալ յաչաց, աներեւոյթ, անհետացեալ: – of patience, անհամբեր: – of mind, անյիշատակ, մոռացեալ:

To Out, բ, ն. Զրկել, հանել, մերկացուցանել, մերժել, ընկենուլ: [ռաւելուլ:

To Outáct աուդէքդ բ, ն. Զանցանել, ա-

To Outbálance աուդպէլէնս բ, ն. Զանցանել, առաւելուլ, ծանրակշիռ լինել:

To Outbár աուդպա՛ր բ, ն. Փակել, արգելուլ:

To Outbíd աուդպի՛դ բ, ն. Բարձրացուցանել կամ յաւելուլ զգինն:

Outbídder աուդպիդդըր գ. Որ բարձրացուցանէ կամ առաւելու զգինն:

Outblówed աուդպլօ՛դ ած. Ուռուցեալ, հողմալից:

O'utborn ա՛ուդպօրն ած. Օտարածին, օտարոտի, օտարական, արտաքին:

O'utbound ա՛ուդպաունդ ած. Տարադէմ, հեռացեալ, տարաշխարհիկ:

To Outbrave աուդպրէյվ բ, ն. Խիզախել, մեծաբանել, պերճանալ, յախուռալ, առ ոչինչ գրել:

To Outbrázen աուդպրէյզըն բ, ն. Ի գլուխ հարկանել, գլխագրաւ լինել, առ ոչինչ գրել, իշխել:

O'utbreak ա՛ուդպրէյք գ. Յարձակումն, բռնութիւն:

To Outbréathe աուդպրիթհ բ, ն. Շնչասպառ լինել, լքանիլ. անշնչանալ:

Outcást աուդքէսդ ած. Ի բաց ընկեցեալ, ընկեցիկ. մերժեալ, վտարեալ, աքսորեալ, հալածեալ, տարամերժեալ:

O'utcast ա՛ուդքէսդ գ. Աքսորեալ, վտարանդի, հալածական:

To Outcráft աուդքրէֆդ բ, ն. Գեր ՚ի վերոյ լինել ճարտարութեամբ, խմաստնագոյն գտանիլ:

O'utcry ա՛ուդքրայ գ. Ձայն մեծ, աղաղակ, գոչիւն, ճիչ. աղմուկ:

To Outdáre աուդդէյր բ, ն. Գխմագրաւ լինել, յանդգնիլ:

To Outdáte աուդդէյդ բ, ն. Հնացուցանել, ջնջել, խափանել:

To Outdó աուդդու բ, ն. Յաղթել, առաւելուլ, զանցանել, գերազանցել, լաւ ևս գործել, ճարտար ևս գտանիլ:

To Outdwél աուդդուէլ բ, ն. Անագանել:

O'uter ա՛ուդըր ած. Արտաքին:

O'uterly ա՛ուդըրլի մ. Առ արտաքս, արտաքոյ:

O'utermost ա՛ուդըրմօսդ ած. Կարի հեռաւոր, վերջին, յետին:

To Outfáce աուդֆէյս բ, ն. Զդէմ ունել, հակառակել, ժխտել, ընդդիմանալ, խրոխտալ, յախուռալ, մեծաբանել. պշուցեալ հայել ՚ի դէմս:

To Outfáwn աուդֆօն բ, ն. Կարի խնդրել, խանդաղատիլ:

To Outfly' աուդֆլա՛յ բ, ն. Ի բաց փախչել, խուսափել, թռչիլ, սլանալ:

O'utform ա՛ուդֆօրմ գ. Արտաքին տեսիլ կամ կերպարան, երևոյթ:

To Outfrówn աուդֆրաուն բ, ն. Խոժոռ ակնարկել, խոժոռիլ, պժգմնիլ:

O'utgate աուդկէյդ գ. Բերան, անցք, մուտք, ելք:

To Outgíve աուդկիվ բ, ն. Առատաձեռնել, տալ անխնայ:

To Outgó աուդկօ բ, ն. Յառաջել, անցանել. աճապարել, ունել, պաշարել:

To Outgrów աուդկրօ բ, ն. Աճել կամ առաւելուլ քան, աճել յոյժ:

O'utguard ա՛ուդկարդ գ. Յառաջապահ զօրք, պահպանութիւն:

To Outjést աուդճէսդ բ, ն. Բազմօք խաղ առնել, առաւելուլ ՚ի ծաղու:

To Outknáve աուդնէյվ բ, ն. Առաւելուլ ՚ի չարութեան կամ ՚ի խորամանկութեան:

Outlándish աուդլէնդիշ ած. Օտար, արտաքին, ոչ բնիկ, անբուն, անբնական:

To Outlást աուդլէսդ բ, ն. Մնալ կամ տևել քան, տևել ընդերկար քան:

O'utlaw ա՛ուդլօ գ. Տարագիր, աքսորեալ, վտարանդի, փախստական, ելուզակ:

To O'utlaw, բ, ն. Տարագիր առնել, աքսորել, հալածել, օտարացուցանել:

O'utlawry ա՛ուդլօրի գ. Տարագրութիւն, աքսորումն, տարամերժումն:

O'utleap ա՛ուդլիփ գ. Փախուստ, ազատութիւն, մանկական յանցանք:

To Outleáp աուդլիփ բ, ն. Ընդոստ անցանել, վազել:

O'utlet ա՛ուդլէդ գ. Անցք, դուռն, ծակ, ելք, մուտք, սահման:

O'utline ա՛ուդլայն գ. Շրջագիծ, շրջանակ, ծայր, շրջապատ:

To Outlíve աուդլիվ բ, ն. Կեալ առաւել քան զոք, յերկարել ՚ի կեանս:

O'utliver ա՛ուդլիվըր գ. Կենդանի մնացեալ, յերկարեալ ՚ի կեանս քան զոք:

To Outlóok աուդլո՛ւք բ, ն. Խոժոռ կամ ընդ ակամբ նայել:

To Outlústre աուդլըսդըր բ, ն. Առաւել ևս փայլել կմ պայծառանալ, բացափայլել:

Outly'ing աուդլա՛յինկ ած. Բացակայ, հեռաւոր, արտաքոյ սահմանի:

To Outmárch աուդմա՛րչ բ, ն. Յառաջել յընթացս կամ յառաջ խաղալ քան:

To Outmeásure աուդմէժուր բ, ն. Առաւելուլ ՚ի չափու, անցանել զաս չափ:

O'utmost ա՛ուդմօսդ ած. Կարի հեռաւոր, վերջին, յետին:

To Outnúmber աուդնը՛մպըր բ, ն. Առաւելուլ քան զթիւ, բազմաթիւ լինել:

To Outpáce աութփէյս բ, ն. Յառաջել, անցանել 'ի գնացս քան զայլ ոք:

O'utparish աութփէրիշ գ. Ժողովրդապետութիւն յարուարձանի:

O'utpart աութփարթ գ. Հեռաւոր սահման կամ կողմն:

To Outpoúr աութփուր բ, ն. Զեղուլ կամ հոսել արտաքս:

To Outpríze աութփրայզ բ, ն. Առաւելուլ քան զգինն, մեծարգի լինել:

O'utrage աութրէյճ գ. Թշնամանք, զըրկանք, անիրաւութիւն, բռնութիւն, նախատինք, անարգանք, չարիք:

To O'utrage, բ, ն. Կարի խիստ նշաւակել, թշնամանել, անիրաւել:

Outrágious աութրէյճըս ած. Սաստիկ, անհնարին, չարաչար, անիրաւ, բռնի, թըշնամական, թշնամանագիր. աղմկեալ. ահագին, մեծ եղեռն:

Outrágiously աութրէյճըսլի մ. Սաստիկ, անհնարինս, մոլեգին, թշնամանօք:

Outrágiousness աութրէյճըսնէս գ. Սըրտմտութիւն, սաստկութիւն, բռնութիւն, անչափութիւն, թշնամութիւն:

To Outréach աութրիչ բ, ն. Անցանել, զանցանել, առաւելուլ, հասանել անդր քան:

To Outríde աութրայտ բ, ն. Յառաջել կամ յառաջընթաց լինել երիվարաւ:

Outríght աութրայթ մ. Իսկոյն, նոյնհետայն, անյապաղ. ողջոյն, բոլորովին, համայն:

To Outroár աութրօր բ, ն. Գոչել կամ բառաչել առաւել քան:

O'utrode աութրօտ գ. Յարձակումն, արշաւանք, գրոհ, ասպատակութիւն:

To Outróot աութրութ բ, ն. Խլել յարմատոյ, արմատաքի խլել, բնաջինջ առնել:

To Outrún աութրըն բ, ն. Յառաջել կամ անցանել յընթացս. առաւելուլ, զանցանել:

To Outsáil աութսէյլ բ, ն. Յառաջել նաւու յընթացս քան զայլ նաւ:

To Outscórn աութսքօրն բ, ն. Խաղ առնել, անգոսնել, արհամարհել:

To Outsél աութսէլ բ, ն. Ծանրագին վաճառել. թանկագին լինել:

To Outshíne աութշայն բ, ն. Արտափայլել, ցոլանալ. առաւելուլ 'ի պայծառութեան քան:

To Outshoót աութշութ բ, ն. Ձգել անդր ևս քան. առաւել ևս ձգել կամ հարկանել:

O'utside աութսայտ գ. Արտաքին երես կամ կողմն, մակերևոյթ, արտաքինն. վերջին կողմն, ծայր. տեսիլ, երևոյթ, արտաքին կերպարան. առաւելն. կերպարան մարդոյ, անձն: On the –, արտաքոյ, առ դուրս:

To Outsít աութսիթ բ, ն. Յապաղել, յամեցուցանել:

To Outsléep աութսլիփ բ, ն. Անագանիլ 'ի քուն, առաւել ննջել:

To Outspéak աութսփիք բ, ն. Յաճախել կամ յերկարել զբանս:

To Outspórt աութսփօրթ բ, ն. Յանչափս ուրախանալ կամ խնդալ:

To Outspréad աութսփրէտ բ, ն. Սփռել, տարածել, ծաւալել, ցրուել:

To Outstánd աութսթէնտ բ, ն. Զդէմ ունել, ընդդէմ կալ, պաշտպանել. անսաստել, յապաղել, յամենալ:

To Outstánd բ, չ. Ցցուիլ, ուռնուլ:

To Outstáre աութսթէյր բ, ն. Կոր 'ի գլուխ առնել, յամօթ առնել:

O'utstreet աութսթրիթ գ. Արտաքին փողոց կամ պողոտայ:

To Outstrétch աութսթրէչ բ, ն. Պարզել, ընդարձակել, լայնել:

To Outstríp աութսթրիփ բ, ն. Յառաջել, յառաջընթաց լինել, կանխել:

To Outswéeten աութսուիթըն բ, ն. Առաւել քաղցրանալ:

To Outswéar աութսուէր բ, ն. Առաւել ևս երդնուլ կամ հաստատել:

To Outtóngue աութթըն բ, ն. Յաղթել աղաղակաւ, խափանել:

To Outtálk աութթօք բ, ն. Յաղթել բանիւ կամ շատախօսութեամբ:

To Outválue աութվէլիու բ, ն. Յարգոյ ևս լինել, առաւել արժել:

To Outvénom աութվէնըմ բ, ն. Թունաւոր ևս լինել:

To Outvíe աութվայ բ, ն. Առաւելուլ, գերազանցել, յաղթել, գեր 'ի վերոյ լինել:

To Outvíllain աութվիլլին բ, ն. Առաւելուլ 'ի չարութեան կամ յանզգամութե:

To Outvóice աութվօյս բ, ն. Յաղթել աղաղակաւ, բարձրացուցանել զձայնն:

To Outvóte աութվօթ բ, ն. Յաղթել բազմութեամբ քուէից:

To Outwálk աութուօք բ, ն. Յառաջել յընթացս քան զոք:

O'utwall աութուօլ գ. Նախապարիսպ. արտաքին տեսիլ կամ երևոյթ:

O'utward աութուօրտ գ. Արտաքինն, արտաքին տեսիլ կամ ձև:

O'utward, ած. Արտաքին, երևելի. առ երևոյթ. օտար. առ արտաքս. մարմնական:

O'utward, O'utwards աութուօրտ, աութուօրտզ մ. Առ արտաքս, արտաքոյ. 'ի սակս օտար երկրի:

O'utwardly աուտուըրտլի մ. Արտաքուստ, արտաքոյ, առ արտաքս:

To Outwéar աուտուէյր բ, ն. Նեղութի՛ կամ ձանձրութեամբ անցուցանել. առաւել մաշել կամ մնալ:

To Outwéed աուտուիյտ բ, ն. Արմատաքի խլել խոտ վնասս:

To Outwéigh աուտուէյ բ, ն. Առաւել ծանրանալ կամ ծանրակշիռ լինել. առաւել արգոյ լինել կամ արժել:

To Outwéll աուտուէլ բ, ն. Հեղուլ կամ հոսել արտաքս:

To Outwít աուտուիթ բ, ն. Խաբել, նենգել, դաւաճանել, խորամանկել, առաւել հնարագէտ լինել:

O'utwork աուտուըրք գ. Արտաքին շինուած, պատուար, պատնէշ, նախապարիսպ:

Outwórn աուտուօրն ած. Մաշեալ, հնացեալ, անցեալ:

To Outwrést աուտրէսթ բ, ն. Յափշտակել, բռնի կորզել:

Outwróught աուտրօթ ած. Կարի ճարտարագործ, ճարտարահնար, արուեստական:

To Outwórth աուտուըրթհ բ, ն. Առաւել արժել:

O'val օվըլ գ. Ձուաձև:

O'val, ած. Ձուաձև:

Ovárious օվէրիըս ած. Բաղկացեալ 'ի ձուոց:

O'vary օվէրի գ. Ձուարան:

Ovátion օվէշըն գ. Հանդէս ինչ յաղթանակի առ հռովմայեցիս:

O'ven ըվըն գ. Փուռն, հնոց:

O'ver օվըր նխ. Վրան. 'ի վեր քան, 'ի վերոյ քան, վեհագոյն քան. 'ի վերայ. ընդ, ընդ մէջ, անցեալ ընդ. ընդ ամենայն. 'ի վերուստ քան: All the world –, ընդ ամենայն աշխարհ: (Գրի և համառօտ O'er).

O'ver, մ. Ի վեր, անդր քան, 'ի վերոյ, դեր 'ի վերոյ. առաւել, յաւէտ. ընդ մէջ. առ. յայնմ կողմանէ, 'ի հանդիպոյ. յայնկոյս. անցեալ, աւարտեալ. դադարեալ, շիջեալ. ամենեւին, բոլորովին, համբուն, 'ի սկզբանէ ցվախճան. կրկին, դարձեալ, ևս, և ևս. յանչափս, կարի, յոյժ. մնացեալ, աւելորդ: All –, բոլորովին, ամենեւին, ողջոյն: – and –, կրկին և կրկին, բազում անգամ, ևս քան զևս: – and above, 'ի վեր, առաւել, բաց 'ի, այլ ևս: – against, ընդդէմ, հանդէպ, 'ի հանդիպոյ: To give –, տեղի տալ, կասել, հրաժարել, յանձնել. ձեռնթափ լինել. լքանել, յուսահատիլ:

To O'verabound օվըրէպաունտ բ, չ. Բազմանալ յոյժ, առատանալ, յորդել:

To O'veract օվըրէքթ բ, ն. Յանչափս գործել, զանցանել, ըստ չափ անցանել:

To Overárch օվըրարչ բ, ն. Կամարակապ յօրինել, ծածկել իբրև կամարաւ:

To Overáwe օվըրօ բ, ն. Ահ արկանել 'ի վերոյ, պակուցանել:

Overbálance օվըրպէլէնս գ. Ծանրութիւն, կշիռ, առաւելութիւն:

To Overbálance, բ, ն. Ծանրացուցանել կամ հակել զկշիռն, ծանրակշիռ լինել, առաւելուլ:

Overbáttle օվըրպէթթըլ ած. Կարի արգաւանդահող, յոյժ բերրի:

To Overbéar օվըրպէյր բ, ն. Յաղթել, նուաճել, նկուն առնել, հարստահարել:

To Overbíd օվըրպիտ բ, ն. Մատուցանել առաւել քան զարժանն, առաւելուլ զգինն, կարի խիստ յարգել:

To Overblów օվըրպլօ բ, ն. Ցրուել, հոսել, վանել, հալածել, փարատել:

To Overblów, բ, չ. Հանդարտել (մրրկի, և այլն):

Overbóard օվըրպօրտ մ. Արտաքոյ նաւուն, արտաքս 'ի նաւէ անտի:

To Overbúlk օվըրպըլք բ, ն. Ճնշել, ընկճել, ծանրանալ 'ի վերայ:

To Overbúrden օվըրպըրտըն բ, ն. Կարի խիստ ծանրաբեռնել, բառնալ բեռինս զդժուարակիրս, ընկճել, հարստահարել:

To Overbúy օվըրպայ բ, ն. Թանկագին կամ ծանրագին գնել:

To Overcárry օվըրքէրրի բ, ն. Մղել, ձգել 'ի բաց, ընկենուլ:

To Overcást օվըրքէսթ բ, ն. Պատել, մթացուցանել, ստուերացուցանել. ագուցանել, զրուագել. առաւելուլ զհաշիւն:

To Overchárge օվըրչարճ բ, ն. Ճնշել, ընկճել, հարստահարել. ծանրաբեռնել, լնուլ, բարդել, ծանրացուցանել. յափրացուցանել. առաւելուլ:

To Overclóud օվըրքլաուտ բ, ն. Ծածկել կամ պատել ամպով, մթացուցանել:

To Overcóme օվըրքըմ բ, ն. Յաղթել, պարտել, նուաճել, նկուն առնել, առաւելուլ, գերազանցել. լնուլ, ծանրաբեռնել. 'ի վերայ հասանել, ըմբռնել յանկարծակի:

To Overcóme, բ, չ. Յաղթել, գերազանցել, առաւելուլ:

Overcómer օվըրքըմըր գ. Յաղթող, յաղթական:

To Overcóunt օվըրքաունթ բ, ն. Առաւելուլ զգինն, ծանր գին հատանել. կարի խիստ յարգել:

To Overdó օվըրտու բ, ն. Առաւելուլ, զանցանել, անցանել ըստ չափ. պարտասեցուցանել. աւերել:

To Overdréss օվըրտրէս բ, ն. Կարի խիստ պճնել կամ զարդարել:

To Overdríve օվըրտրայվ բ, ն. Կարի խիստ ձգել, մղել, յանչափս աշխատ առնել:

To Overéye օվըրայ բ, ն. Վերակացու լինել, զգուշանալ, հսկել 'ի վերայ. զննել:

To Overémpty օվըրէմթի բ, ն. Խստիւ դատարկել:

O'verfal օ́վըրֆօլ գ. Սահանք ջուրց, կարկաջասահանք:

To Overflóat օվըրֆլօթ բ, չ. Լողալ, յորդել, զեղանիլ:

O'verflow օ́վըրֆլօ գ. Յորդումն, զեղումն, առատութիւն, հեղեղումն, ողողումն:

To Overflów օվըրֆլօ բ, չ. Յորդել, զեղանիլ, առաւելուլ, առատանալ:

To Overflów, բ, ն. Առաւելուլ, զանցանել. հեղեղել, ողողել, յորդել, զեղուլ:

Overflówing օվըրֆլօին գ. Յորդութիւն, զեղումն, առատութիւն, հեղեղ:

Overflówingly օվըրֆլօինլի մ. Յորդազեղուն, առատապէս, լիուլի:

To Overfly' օվըրֆլայ բ, ն. Թռչել կամ փախչել յայնկոյս, անցանել անդր:

Overfórwardness օվըրֆօրուըրտնէս գ. Կարի խիստ փոյթ կամ յօժարամտութիւն:

To Overfréight օվըրֆրէյթ բ, ն. Կարի խիստ լնուլ կամ ծանրաբեռնել:

To Overgét օվըրկէթ բ, ն. Ժամանել:

To Overglánce օվըրկլէնս բ, ն. Հարեւանցի ակնարկել:

To Overgó օվըրկօ բ, ն. Անցանել անդր քան, անցուցանել, գերազանցել:

To Overgórge օվըրկօրճ բ, ն. Յանչափս լնուլ, խճողել:

To Overgrów օվըրկրօ բ, ն. Լնուլ աճմամբ կամ բուսանելով, ծածկել. առաւելուլ, անցանել:

To Overgrów, բ, չ. Յանչափս աճել կամ առաւելուլ, անցանել ըստ չափ:

Overgrówth օվըրկրօթհ գ. Անչափ մեծութիւն կամ աճումն, չափազանցութիւն:

To Overhále օվըրհօլ բ, ն. Սփռել, տարածել, արկանել 'ի վերայ. վերստին քննել:

To Overháng օվըրհէնկ բ, ն. Կախեալ կալ կամ տարածիլ 'ի վերայ, հովանի առնել:

To Overhárden օվըրհարտըն բ, ն. Կարի խիստ պնդացուցանել կամ կարծրացուցանել:

O'verhead օ́վըրհէտ մ. Ի վերայ գլխոյ կամ գագաթան, գագաթնահայեաց:

To Overhéar օվըրհիր բ, ն. Գաղտ, հարեւանցի կամ մասամբ խիստ լսել:

To Overhénd օվըրհէնտ բ, ն. Հասանել 'ի վերայ, ունել, ըմբռնել:

Overjóy օվըրճօյ գ. Անչափ ուրախութիւն, խնդութիւն մեծ, զմայլումն:

To Overjóy, բ, ն. Կարի խիստ ուրախ առնել, զմայլեցուցանել:

To Overlábour օվըրլէյպըր բ, ն. Վաստակաբեկ լինել, սպառատել:

To Overláde օվըրլէյտ բ, ն. Կարի խիստ լնուլ, ծանրաբեռնել:

Overlárge օվըրլարճ ած. Լայնատարր, ընդարձակ յոյժ, կարի մեծ:

Overláshingly օվըրլէշինլի մ. Պճղաբանութեամբ, չափազանցութբ, յանչափս:

To Overláy օվըրլէյ բ, ն. Ճնշել, ծանրաբեռնել, ծանրացուցանել, հեղձամղձուկ առնել, տառապեցուցանել. ծածկել, արկանել 'ի վերայ. պատել, դրուագել:

To Overléap օվըրլիփ բ, ն. Ընդոստ անցանել, վաղել:

O'verleather օ́վըրլէթհըր գ. Երես կամ վերնակողմն հողաթափի:

To Overlíve օվըրլիվ բ, ն. Կենդանի մնալ յետ մահուան ուրուք, երկայնակեաց լինել քան զոք:

To Overlíve, բ, չ. Յերկարել 'ի կեանս, երկայնակեաց լինել:

Overlíver օվըրլիվըր գ. Յերկարեալ 'ի կեանս քան զոք, յետնորդ, յաջորդ:

To Overlóad օվըրլօտ բ, ն. Կարի խիստ բեռնաւորել կամ ծանրացուցանել:

Overlóng օվըրլօն ած. Կարի խիստ երկայն, երկայնաձիգ յոյժ:

To Overlóok օվըրլուք բ, ն. Հայել կամ կալ 'ի վերայ. վերստին յակն արկանել կամ ընթեռնուլ. զննել, վերակացու կամ սատիկան լինել, զգուշանալ. վերստին քննել, ուղղել. զանց առնել, ներել, թողուլ, թոյլ տալ. առ ոչինչ դնել, արհամարհել, անփոյթ առնել:

Overlóoker օվըրլուքըր գ. Վերակացու, դէտ, պահապան, սատիկան, տեսուչ:

O'verloop օ́վըրլուփ գ. Տես Orlop.

Overmásted օվըրմէստէտ ած. Բազմակայմ (նաւ):

To Overmáster օվըրմաստըր բ, ն. Սանձել, նուաճել. ուղղել, կառավարել, զեկավարել:

Overmátch օվըրմէչ գ. Յաղթութիւն 'ի խաղու, գերազանցութիւն, առաւելութի. յաղթող, գերագոյն, առաւելեալ:

To Overmátch, բ, ն. Յաղթել, գերազանցել, տիրել, զօրանալ, բռնանալ, ունել:

Overméasure օվըրմէժըր գ. Աւելի քան զչափն:

To Overmíx օվըրմիքս բ, ն. Յանչափս կամ բազմօք խառնել:

Overmóst օվըրմօսթ ած. Գերագոյն, վեհագոյն, բարձրագոյն, առաւելեալ:

Overmúch օվըրմը՛չ ած. Անչափ, առաւել, սաստիկ, առաւելապատիկ:

Overmúch, մ. Յանչափս, կարի յոյժ, սաստիկ, յոյժ յոյժ:

To Overnáme օվըրնէ՛յմ բ, ն. Անուանել կամ յորջորջել մի ըստ միոջէ:

Overníght օվըրնա՛յթ գ. Նախընթաց կէս անցեալ գիշեր:

To Overóffice օվըրօ՛ֆֆիս բ, ն. Տիրել իշխանութեամբ, իշխել, պերճանալ:

Overofficious օվըրօֆֆի՛շըս ած. Կարի յոյժ քաղաքավար, յանչափս փութաջան, ներսող, ձանձրացուցիչ:

To Overpáss օվըրփէ՛ս բ, ն. Անցանել յայն կողմն. զանց կամ անփոյթ առնել, առ ոչինչ դրել. թողուլ 'ի բաց:

Overpást օվըրփէ՛ստ ած. Անցեալ կամ առաջին (ժամանակ):

To Overpáy օվըրփէ՛յ բ, ն. Վճարել լիուլի, հատուցանել քան զարժանն:

To Overpérch օվըրփէ՛րչ բ, ն. Թռչել կամ փախչել յայնկոյս:

To Overpéer օվըրփի՛ր բ, ն. Հայել կամ կալ 'ի վերայ, հովանի առնել, ծածկել:

O'verplus օ՛վըրփլըս գ. Աւելի, աւելորդ, մնացորդ, մնացուած:

To Overply' օվըրփլա՛յ բ, ն. Յանչափս 'ի կիր արկանել, կարի յոյժ աշխատ առնել:

Overpóise օվըրփօ՛յզ գ. Հաւասարակշռութիւն, կշիռ:

To Overpóise, բ, ն. Դնել 'ի կշիռ, հաւասարել:

To Overpówer օվըրփա՛ուըր բ, ն. Յաղթահարել, պարտել, գերազանցել, առաւելուլ, բռնանալ:

To Overpréss օվըրփրէ՛ս բ, ն. Սախպել, տագնապել, խուճապել, բռնադատել, հարստահարել, կեղեքել:

To Overpríze օվըրփրա՛յզ բ, ն. Յանչափս գին հատանել. մեծարել կամ մեծացուցանել քան զարժանն:

Overránk օվըրրէ՛նք ած. Կարի սաստիկ:

To Overráte օվըրրէ՛յթ բ, ն. Անչափ գին հատանել, առ մեծ ինչ համարել, յանչափս 'ի յարգի ունել:

To Overréach օվըրրի՛չ բ, ն. Հասանել անդր քան, գեր 'ի վերոյ լինել, զանցանել, առաւելուլ. խաբել, նենգել, գաւաճանել:

To Overréach, բ, չ. Հարկանել ձիոյ զպրունն ընդ միմեանս:

Overréacher օվըրրի՛չըր գ. Խաբեբայ, նենգաւոր, գաւաճանող:

To Overréad օվըրրի՛տ բ, ն. Ընթեռնուլ վերստին կամ բազմօք:

To Overrípen օվըրրա՛յփըն բ, ն. Կարի յոյժ հասունացուցանել:

To Overróast օվըրրօ՛սթ բ, ն. Կարի յոյժ խորովել, այրել:

To Overrúle օվըրրու՛լ բ, ն. Իշխել, տիրապետել, բռնանալ, կալեալ ունել. ուղղել, կառավարել, վարել. հերքել, ոչ ընդունել:

To Overrún օվըրրը՛ն բ, ն. Ընթանալ արագ, անցանել, յառաջել քան. արշաւել, յարձակիլ, ասպատակել, յափշտակել, աւերել. ծածկել, լնուլ, հեղեղել, ողողել. տարականել, վարակել, հարկանել:

To Overrún, բ, չ. Յորդել, հեղեղել, ողողել, զեղանիլ:

To Oversée օվըրսի՛ բ, ն. Վերակացել, զգուշանալ, պահպանել, հոգալ. զանց առնել, թողուլ, անտես առնել, վրիպել:

Overséen օվըրսի՛ն ած. Սխալեալ, մոլորեալ, յանցուցեալ, խաբեալ:

Overséer օվըրսի՛ըր գ. Տեսուչ, պահապան, դէտ, վերակացու, հոգաբարձու:

To Oversét օվըրսէ՛թ բ, ն. Վեր 'ի վայր շրջել, կործանել, ընկղմել. եղծանել, խանգարել:

To Oversét, բ, չ. Վեր 'ի վայր շրջիլ, տապալիլ, կործանիլ:

To Oversháde օվըրշէ՛յտ բ, ն. Հովանի առնել. աղօտացուցանել, ծածկել:

To Overshádow օվըրշէ՛տօ բ, ն. Հովանի առնել, ստուեր արկանել, ծածկել. հովանի լինել. պաշտպան կալ, պաշտպանել:

To Overshóot օվըրշու՛թ բ, չ. Անցանել անդր քան զնպատակն:

To Overshóot, բ, ն. Ձգել անդր քան զնպատակն. անցանել յայնկոյս 'ի վերուստ: – one's self, կարի յոյժ խորամուխ կամ ձեռներէց լինել:

O'versight օ՛վըրսայթ գ. Տեսչութիւն, վերակացութիւն, պահպանութիւն, խնամ, հոգաբարձութիւն. սխալանք, վրիպանք, յանցանք, մոլորութիւն:

To Oversíze օվըրսա՛յզ բ, ն. Անցուցանել հասակաւ կամ մեծութեամբ մարմնոյ քան զայլս. ծեփել:

To Overskíp օվըրսքի՛փ բ, ն. Ընդոստ անցանել, վազել ընդ. զանց առնել, թողուլ. խուսափել: [ննջել:

To Oversléep օվըրսլի՛փ բ, ն. Ընդերկար

To Overslíp օվըրսլի՛փ բ, ն. Զանց կամ անտես առնել, անփոյթ լինել, առ ոչինչ դրել, 'ի մոռացօնս արկանել:

To Oversnów օվըրսնօ՛ բ, ն. Ծածկել ձեամբ, ձիւնապատ առնել:

Oversóld օվըրսօ՛լտ ած. Թանկագին կամ մեծագնի վաճառեալ:

Oversóon օվըրսու՛ն մ. Կարի փութանակի, ընդ հուպ, վաղ քան:

Overspént օվըրսփէնթ ած. Ծախեալ, սպառեալ, մաշեալ:

To Overspréad օվըրսփրէտ բ, ն. Սփռել, տարածանել, ծածկել, ողողել, հեղեղել:

To Overstánd օվըրսթէնտ բ, ն. Կարի խիստ պահանջել, պնդել կալ, ոչ զիջանել:

To Overstáre օվըրսթէյր բ, ն. Հայել զարմացմամբ կամ երկիւղիւ, յակնախս կալ:

To Overstóck օվըրսթօք բ, ն. Կարի խիստ լնուլ, հաւաքել, մթերել, համբարել:

Overstráin օվըրսթրէյն բ, ն. Կարի խիստ ջանալ կամ փութալ, յանչափս ձգնիլ կամ ձգտիլ:

To Overstráin, բ, ն. Կարի խիստ տարածել կամ ձգտել:

To Oversway օվըրսուէյ բ, ն. Իշխել, տիրել, բռնանալ, հարստահարել, ընկճել, նուաճել:

To Overswéll օվըրսուէլ բ, ն. Զեղանիլ, յորդել, բարձրանալ:

O'vert օվէրթ ած. Յայտնի, երեւելի, ծանուցեալ, քաջայայտ: – ly, մ. յայտնապէս, առաջի ամենեցուն:

To Overtáke օվըրթէյք բ, ն. Հասանել 'ի վերայ, ըմբռնել. պաշարել:

To Overtásk օվըրթէսք բ, ն. Դժուարին պահանջել, նեղել, բռնադատել, անչափ հարկս հարկանել, կեղեքել:

Overthrów օվըրթհրօ գ. Վեր 'ի վայր շրջումն. կործանումն, տապալումն. պարտութիւն, կործումն, սատակումն, բարձումն. անկումն:

To Overthrów, բ, ն. Վեր 'ի վայր շրջել. կործանել, տապալել, արկանել յերկիր. կործանել, սատակել, ջնջել, 'ի գերև հանել, եղծանել:

Overthrówer օվըրթհրօըր գ. Որ վեր 'ի վայր շրջէ, կործանիչ, տապալիչ:

Overthwárt օվըրթհուօրթ ած. Հակառակ, ներհակ. խոտորնակի, խաչաձև. թիւր, խոտորնակ, անզգամ, խեղաթիւր, խոտապարանոց:

Overthwárt, նխ. Ընդ մէջ, խոտորնակի:

Overthwártly օվըրթհուօրթլի մ. Խոտորնակի, ընդ մէջ, առ 'ի շեղ. թիւրս, խըռովութեամբ, ապառումն, խոտորնակս:

Overthwártness օվըրթհուօրթնէս գ. Խոտորնակութիւն, շեղութիւն. թիւրութի, խոտորումն, ժանտութիւն, անզգամութի:

To Overtóp օվըրթօփ բ, ն. Բարձրանալ 'ի վեր, անցանել, զանցանել. գերազանցել, յաղթել, բարձր կամ գեր 'ի վերոյ լինել:

To Overtríp օվըրթրիփ բ, ն. Սահիլ կամ թեթև ընթանալ 'ի վերայ:

O'verture օվըրչիուր գ. Բացումն, յայտնութիւն. փորձ, ձեռնարկ, առաջարկութիւն, յեղանակ, հնարք, սկիզբն, սկըզբնաւորութիւն:

To Overtúrn օվըրթըրն բ, ն. Վեր 'ի վայր շրջել կամ դարձուցանել, խանգարել. կործանել, աւերել, քանդել, բառնալ, ջնջել:

Overtúrner օվըրթըրնըր գ. Խանգարիչ, եղծիչ, տապականիչ, կործանիչ:

To Overválue օվըրվէլիու բ, ն. Կարի մեծ ինչ համարել, յանչափս յարգել:

To Overvéil օվըրվէյլ բ, ն. Ծածկել, քօղարկել:

To Overvóte օվըրվօթ բ, ն. Յաղթել բազմութեամբ քուէից:

To Overwátch օվըրուօչ բ, չ. Յերկար հսկել կամ արթուն կալ:

Overweák օվըրուիք ած. Կարի խիստ տըկար կամ թոյլ:

To Overweáther օվըրուէթհըր բ, ն. Ամբոխել կամ խորտակել բռնութե՛ օդոյն:

To Overwéen օվըրուին բ, չ. Ամբարտաւանիլ, մեծաբանել, յանձնապաստան լինել, մեծ ինչ համարել զանձն:

Overwéeningly օվըրուինինկլի մ. Ամբարտաւանութե՛, բարձրամտութեամբ, պանծանօք, յանդուգն:

To Overweígh օվըրուէյ բ, ն. Ծանրացուցանել, ծանրանալ, ծանրակշիռ լինել:

Overweíght օվըրուէյթ գ. Ծանրութիւն, առաւելութիւն կամ յաւելուած կշռոյ:

To Overwhélm օվըրհուէլմ բ, ն. Ընկըղմել, ընկլուզանել, խջուցանել. ճնշել, հարստահարել, ունել, պաշարել. գժգմնիլ:

Overwhélmingly օվըրհուէլմինկլի մ. Ծանունս, կարի:

Overwíse օվըրուայզ ած. Կարի խիստ իմաստուն, իմաստակ:

Overwórn օվըրուօրն ած. Ճնշեալ, նեղեալ, ձանձրացեալ, ծանրացեալ, լքեալ, վատապարեկ. մաշեալ, հնացեալ:

Overwroúght օվըրրօթ ած. Կարի խիստ աշխատասիրեալ. ոսկոյն աշխատասիրեալ:

Overyéared օվըրյիըրտ ած. Բազմօք ծերացեալ, հնաւուրց, բազմամեայ:

Overzeálous օվըրզէլըս ած. Կարի խիստ նախանձաւոր կամ նախանձախնդիր:

O'viform օվիֆօրմ ած. Ձուաձև:

Ovíparous օվիփէրըս ած. Ձուածին:

To Owe օ. բ, ն. Պարտական լինել. ընծայել, համարել. ունել, ընդունել, առնուլ, առնալ, սեպհականել:

O'wing օին ած. Ընծայեալ, դիտեալ, կեալ. 'ի դէպ, ըստ պատշաճի, արժանի, պարտական լեալ. ընծայելի, խոստովանեալ:

Owl, O'wlet աուլ, աուլէթ գ. Բու:

O'wler աուլըր գ. Մաքսանենգ, զերծուցանող 'ի մաքսից:

Own օն գ. Անձին, յատուկ, առանձին:

To Own, բ, ն. Խոստովանիլ, դաւանիլ, հաստատել, կնքել, հաւանիլ, ճանաչել, ընդունել. անձին ընծայել կամ սեփհականել. ունել, ժառանգել:

O'wner օնըր գ. Տէր, ժառանգ:

O'wnership օնըրշիփ գ. Տէրութիւն, սեփհականութիւն, ստացուած, ժառանգութիւն:

Owre օր գ. Վայրի ցուլ, գոմէշ:

Ox օքս (յոգն. Oxen) գ. Արջառ, անասուն. եզն:

Oxbáne օքսպէյն գ. Բոյս ինչ:

O'xeye օքսայ գ. Եզնակն (բոյս):

O'xfly օքսֆլայ գ. Իշամեղու, գոռեխ:

Oxhéal օքսհիլ գ. Արմատ եղեբորոսի:

Oxlíp օքսլիփ գ. Ծաղիկ ինչ գարնային:

Oxstáll օքսթօլ գ. Գոմ կամ գաղարք եզանց:

O'xtongue օքսթընկ գ. Եզնալեզու (խոտ):

O'xycrate օքսիքրէյթ գ. Քացախախառն ըմպելի:

O'xymel օքսիմէլ գ. Օշարակ 'ի քացախոյ և 'ի մեղուէ:

Oxymóron օքսիմօրըն գ. Ձև ինչ ճարտասանական:

Oxy'rrhodine օքսիրօտայն գ. Իւղ վարդենւոյ խառնեալ ընդ քացախոյ:

O'yer օյըր գ. Ատեան ինչ դատաւորաց:

Oyés! օյէս մկ. Լուարուք, ունկն դիք (ձայն մունետիկի):

O'yster օյսթըր գ. Ոստրէ, գաղտակուր: – man, ոստրէվաճառ: – wench, – woman, – wife, կին ոստրէվաճառ:

Ozaéna օզինա գ. Փահահոտ կեղ ռնգաց:

P

P փի Բ, Փ: Վեշտասաներորդ և բաղաձայն տառ այբուբենից Անգղիացւոց: Երբեմն նախադաս t տառի ոչ հնչի. զոր օրինակ receipt, րիսիթ: [րսուի:

Pábular փէպիուլըր ած. Արօտական, ա-

Pabulátion փէպիուլէյշըն գ. Ճարակ, ճարակումն:

Pábulous փէպիուլըս ած. Արօտական, յարօտ, 'ի ճարակ կամ 'ի սնունդ:

Pace փէյս գ. Քայլ, քայլափոխ. ընթացք, գնացք, արագութիւն. աստիճան. քայլ (երկրաչափական). գնացք ինչ ձիոց: To keep, to hold –, հաւասար ընթանալ, զուգընթաց լինել:

To Pace, բ, ն. Չափել 'ի քայլ ոտին. ուղղել, կառավարել:

To Pace, բ, չ. Քայլել, ճեմել, ոտնփոխ լինել, շարժիլ, խաղալ, ընթանալ:

Paced փէյսդ ած. Ընթացեալ: Slowly –, յամրաքայլ:

Pácer փէյսըր գ. Որ քայլէ կամ ընթանայ. որ չափէ 'ի քայլս ոտին:

Pacificátion փէսիֆիքէյշըն գ. Խաղաղումն, խաղաղութիւն, հաշտութիւն, միաբանութիւն. հանդարտութիւն, դադարումն:

Pacificátor փէսիֆիքէյթըր գ. Հաշտարար, խաղաղարար:

Pacíficatory փէսիֆիքէթըրի գ. Հաշտական, խաղաղական:

Pacífic փէսիֆիք ած. Խաղաղասէր, հաշտ, հաշտութեան, խաղաղութեան:

Pácifier փէսիֆայըր գ. Հաշտարար:

To Pácify փէսիֆայ բ, ն. Խաղաղել, հաշտեցուցանել, միաբանել, ցածուցանել, ամոքել:

Pack փէք գ. Պատատ, բեռն. սուրակ խաղալիկ թղթոց. ամբոխ, խումբ. խուռն բազմութիւն, խուժան: – -horse, գրաստ բեռնաքարշ:

To Pack, բ, ն. Պատատել, ծրարել. փութանակի յղել, աճապարել, փութացուցանել. նենգել 'ի թուղթս խաղու. ժողով ածել, հաւաքել, միաբանել ընդ իւր:

To Pack, բ, չ. Կապել 'ի պատատս, ծրարել. փութալ, ճեպել, գնալ փութանակի. միաբանիլ 'ի չարիս կամ յապստամբութիւն:

Páckcloth փէքքլօթ գ. Քուրձ, աման, քաթ:

Pácker փէքըր գ. Որ կապէ բեռինս, որ պատատէ կամ ծրարէ:

Pácket փէքէթ գ. Պատատ, բեռն, խուրձ, արցակ. ծրար (թղթոց կամ նամակաց). նաւ թղթաբեր:

To Pácket, բ, ն. Ծրարել, փաթութել:

Pácksaddle փէքսէտըլ գ. Համետ բեռնակիր գրաստուց, կողին:

Páckthread փէքթրէտ գ. Չուան կամ առասան կապելոյ բեռինս:

Páckwax փէքուէքս գ. Մաշկային պարզուած ձգանաց 'ի պարանոցի կենդանեաց:

Pact փէքթ | Páction փէքշըն } գ. Դաշն, ուխտ, դաշնադրութիւն, միաբանութիւն, սակարկութիւն:

Pactítious փէքթիշըս ած. Դաշնադրեալ, պայմանեալ, միաբանական:

Pad փէտ գ. Շաւիղ, ճանապարհ. ձի

համդարտաքայլ. հուղկահար. քուրձ յար_
դալից, կորդին:

To Pad, բ, չ. Համդարտաքայլ ընթա_
նալ. հուղկահար լինել. նուլ յարդիւ:

Pádar փէ՛տէր գ. Թեփ (ցորենոյ), աւե_
լորդք, խերխեչք:

Pádder փէ՛տտըր գ. Հուղկահար, աւա_
զակ, սիկարեան:

Páddle փէ՛տտըլ գ. Թի, թիակ. լայնա_
բերան սայր:

To Páddle, բ, չ. Լուղիլ, լուանալ. խա_
ղալ 'ի ջուր. մատամբք շօշափել:

Páddler փէ՛տտլըր գ. Որ լուղայ կամ
խաղայ 'ի ջուր, լուղակ:

Páddle-staff փէ՛տտըլսթէֆ գ. Գաւա_
զան որ ունի 'ի ծայրի երկաթ լայնաբերան:

Páddock փէ՛տտըք գ. Գորտ թունաւոր.
գոմ կենդանեաց:

Padelíon փէտըլա՛յըն գ. Խոտ ինչ:

Pádlock փէ՛տլօք գ. Փականակ, աղխ, փա_
կանք, նիգ, սողնակ:

To Pádlock, բ, ն. Աղխել, փական դը_
նել, նգօք փակել:

Pádowpipe փէ՛տօփայփ գ. Խոտ ինչ:

Paéan փի՛էն գ. Երգ յաղթանակաց:

Págan փէ՛կըն գ. Հեթանոս, կռապաշտ:

Págan, ած. Հեթանոսական, կռապաշտ,
կռապաշտութեան:

Páganism փէ՛կընիզմ գ. Հեթանոսութի,
կռապաշտութիւն:

Page փէյճ գ. Երես կամ էջ թղթոյ.
լիճ, ծառա, մանուկ ազնուական որ կայ 'ի
սպասու մեծամեծաց:

To Page, բ, ն. Նշանակել զէջս թղթոյն,
դնել թուահամար յէջս թղթոցն. կալ 'ի
սպասու ազնուականի, սպաս հարկանել:

Págeant փէ՛ճընթ գ. Համդէս յաղթա_
նակաց. հանդէս խաղու, հանդէս, թատ_
րոն, տեսարան. տեսիլ, երեւոյթ, ցոյցք:

Págeant, ած. Մեծաշուք, երեւելի:

To Págeant, բ, ն. Ցուցանել 'ի հանդի_
սի, յանդիման ածել, նկարագրել:

Págeantry փէ՛ճընթրի գ. Համդէս, շուք,
շքեղութիւն, ցոյցք, տեսիլ:

Páginal փէ՛ճինըլ ած. Միոյ իջի, բովան_
դակեալ 'ի միում իջի:

Págod փէ՛կօտ գ. Կուռք ինչ Հնդկաց.
կռատուն, մեհեան կռոց:

Paid փէյտ. Կատարեալ ժամանակ և ան_
ցեալ ընդունելութիւն to Pay բայի:

Páigle փէ՛յկըլ գ. Ծաղիկ ինչ:

Pail փէյլ գ. Դոյլ, դաշխուրան:

Páilful փէ՛յլֆուլ գ. Դոյլ լցեալ:

Pailmáil փէլմէ՛լ ած. Ուժգին, սաստիկ,
անհնարին (հարուած):

Pain փէյն գ. Պատիժ, գատակնիք, վը_
ճիռ, դատապարտութիւն, տոյժ. տան_
ջանք. ցաւ, վիշտ, նեղութիւն. վաստակ,
փոյթ, ջանք. հոգ, տագնապ. երկն յղւոյ,
երկունք, ցաւք երկանց:

To Pain, բ, ն. Նեղել, տանջել, տառա_
պեցուցանել, աշխատութիւն կամ վիշտ
հասուցանել:

Páinful փէ՛յնֆուլ ած. Ցաւագին, վշտա_
գին, տառապեալ, աղետալի. աշխատալի,
տաժանելի, դժուարին, դժնդակ. աշխա_
տասէր, բազմավաստակ:

Páinfully փէ՛յնֆուլլի մ. Ցաւագին, վըշ_
տագին. բազմաշխատ, քրտնաջան:

Páinfulness փէ՛յնֆուլնէս գ. Վիշտ, նե_
ղութիւն, տառապանք, ցաւք. վաստակ,
աշխատասիրութիւն:

Páinim փէ՛յնիմ գ. Հեթանոս, կռապաշտ,
անհաւատ:

Páinim, ած. Հեթանոսական, կռա_
պաշտ, անհաւատ:

Páinless փէ՛յնլէս ած. Անցաւ, անվիշտ,
անվաստակ, դիւրին, հեշտին:

Painstáker փէյնսթէ՛յքըր գ. Աշխատա_
սէր, վաստակասէր, այր քրտնաջան:

Painstáking փէյնսթէ՛յքին ած. Աշխատա_
սէր, բազմաշխատ, քրտնաջան:

Paint փէ՛նթ գ. Նկար, պատկեր, նկա_
րագրութիւն. մնգոյր, սպիտակ:

To Paint, բ, ն. Նկարել, նկարագրել.
նկարել 'ի միտս, յանդիման ածել. նկա_
րագրել բանիւ. կենդանագրել, երեւեցու_
ցանել. գունակ գունակ զարդարել, եր_
փնազարդ յօրինել, նկարակերտել. գեղե_
րեսել, զարդարել 'ի մնգոյր, շպարել, սե_
թեւեթել:

To Paint, բ, չ. Անգուրել զդէմս, զար_
դարել 'ի մնգոյր:

Páinter փէ՛նթըր գ. Նկարիչ:

Páinting փէ՛նթին գ. Նկարչութիւն. նը_
կար, պատկեր, նկարագրութիւն. մնգոյր:

Páinture փէ՛նչիուր գ. Նկարչութիւն:

Pair փէյր գ. Զոյգ, ամոլք, լուծ, երկու:

To Pair, բ, չ. Լծակցիլ. միաբանիլ, հա_
ւասարիլ, զուգակցիլ:

To Pair, բ, ն. Զուգել, լծակցել. միա_
բանել, միաւորել, լծորդել, յօդել, ըն_
կերել:

Pálace փէ՛լէս գ. Պալատ, ապարանք,
ապարանք:

Palácious փէլէ՛շըս ած. Հոյակապ, շքեղ,
արքայավայել, արքայական:

Palánquin փէլէ՛նքին գ. Մարդակիր պատ_
գարակ կամ դեսպակ 'ի Հնդիկս:

Pálatable փէ՛լէթէպըլ ած. Քաղցր 'ի քիմս,
ախորժակ, անուշահամ, քաղցրաճաշակ,
անուշակ:

Pálate փէ՛լէթ գ. Քիմք. ճաշակ, ըմպութիւն:
Pálatic փէ՛լէթիք ած. Քմաց, քմական, արտասանեալ քմօք (տառ):
Palátinate փէլէ՛թինէյթ գ. Պալատինութիւն:
Pálatine փէ՛լէթին գ. Պալատինոս (իշխան արքայական):
Pálatine, ած. Պալատինական, արքայական իշխանի:
Pale փէյլ ած. Դեղին, աժգոյն, գունաթափ, այլագունեալ:
To Pale, բ, ն. Այլագունել, գունաթափ առնել, շիջել զգոյնն:
Pale, գ. Ցից. ցցապատնէշ, ցանկ, փակարան, շրջապատ. սահման, թեմ, վիճակ:
To Pale, բ, ն. Վարսել ցիցս 'ի գետին, կանգնել պատնէշ ցցապատ. պատել շուրջ փակել, պարունակել, բովանդակել, ունել:
Páleeyed փէ՛յլայտ ած. Որոյ աչք մթագնեալ են կամ աղօտացեալ:
Pálefaced փէ՛յլֆէյստ ած. Այլագունեալ, տխուր, տխրադէմ, աչաբեկ:
Pálely փէ՛յլլի մ. Այլագունեալ, տխուր, տխրադէմ, մթադէմ:
Páleness փէ՛յլնէս գ. Դեղնութիւն, այլագունելն երեսաց, թառամութիւն:
Pálendar փէ՛լէնտէր գ. Նաւակ ինչ:
Páleous փէ՛լիըս ած. Յարդային, յարդանման, շեղային:
Pálette փէ՛լիթ գ. Պնակ նկարչաց:
Pálfrey փօ՛լֆրի գ. Երիվարիկ, նժոյգ:
Pálfreyed փօ՛լֆրիտ ած. Հեծեալ յերիվարիկ կամ 'ի նժոյգ:
Palificátion փէլիֆիքէ՛յշն գ. Ցցահարութիւն, վարսումն ցցից 'ի գետին:
Pálindrome փէ՛լինտրօմ գ. Անդրադարձութիւն (նոյն իմաստի և հնչման, զոր օրինակ *Madam*, և կամ *Subi dura a rudibus*, որք նոյնպէս վերծանին 'ի վերջոյ):
Pálinode, Pálinody փէ՛լինօտ, փէ՛լայնօտի գ. Նահանջումն բանից:
Palisáde, Palisádo փէլիսէ՛յտ, փէլիսէ՛յտօ գ. Ցցապատնէշ:
To Palisáde, բ, ն. Կանգնել պատնէշ ցցապատ, ամրացուցանել ցցովք:
Pálish փէ՛յլիշ ած. Սակաւ մի դեղին կամ աժգոյն:
Pall փօլ գ. Վերարկու, պատմուճան, թիկնոց, կրկնոց. պալլիում արքեպիսկոպոսաց, եմիփորոն. ծածկոյթ դագաղաց:
To Pall, բ, ն. Վերարկել, ծածկել, պատրուակել:
To Pall, բ, չ. Ցնդիլ, անհամիլ, կորուսանել զզօրութիւնն կամ զքաղցրութիւնն, ապականիլ, եղծանիլ:
To Pall, բ, ն. Ցնդել զզօրութիւն, անհամեցուցանել, ապականել. տկարացուցանել, թուլացուցանել, բառնալ. բառնալ կամ կորուսանել զախորժակն:
Pállet փէ՛լլիթ գ. Մահիճք, անկողին աղքատին կամ յարդալից. փոքրիկ չափ ինչ վիրաբուժից առ նախնիս:
Pálliament փէ՛լլիէմէնթ գ. Զգեստ, վերարկու, պատմուճան, ծածկոյթ:
To Pálliate փէ՛լլիէյթ բ, ն. Պատրուակել, առագաստել, ծածկել, սքօղել, 'ի չքմեղս լինել:
Palliátion փէլլիէ՛յշն գ. Պատրուակումն. չքմեղութիւն, մեղմութիւն:
Pálliative փէ՛լլիէթիվ գ. Պատրուակիչ, մեղմիչ դեղ կամ դարման:
Pálliative, ած. Պատրուակիչ, մեղմիչ, որ ոչ տիրապէս առողջացուցանէ:
Pállid փէ՛լլիտ ած. Դեղին, աժգոյն, այլագունեալ, գունաթափ, թարշամեալ:
Pallmáll փէլմէ՛լ գ. Լախտախաղութիւն:
Palm փամ գ. Արմաւենի. յաղթանակ, մրցանակ, բրաբիոն, պսակ յաղթութեան, թաթ, ձեռն. թիզ, թզաչափ:
To Palm, բ, ն. Թագուցանել 'ի թաթ ձեռին իբրև զձեռնածու. խաբել, նենգել, այլ ընդ այլոյ ցուցանել. շօշափել կամ հարկանել ձեռամբ:
Pálmer փա՛մըր գ. Ուխտաւոր որ բերէ արմաւենիս յԵրուսաղեմէ:
Pálmerworm փա՛մըրուօրմ գ. Թրթուր:
Palmétto փէլմէ՛թթօ գ. Ազգ արմաւենւոյ:
Palmíferous փէլմի՛ֆէրըս ած. Արմաւաբեր:
Pálmipede փէ՛լմիփիտ ած. Տափաթաթ, լայնաթաթ, լայնոտն:
Pálmister փէ՛լմիսթըր գ. Ձեռնահմայ:
Pálmistry փէ՛լմիսթրի գ. Ձեռնահմայութիւն. ձեռնածութիւն:
Pálmy փա՛մի ած. Որ բերէ արմաւենիս կամ յաղթանակ, յաղթանակաց, պսակաբեր:
Palpabílity փէլփէպի՛լիթի գ. Շօշափելութիւն, լինելն շօշափելի:
Pálpable փէ՛լփէպլ ած. Շօշափելի, զննելի, մարմնաւոր, զգալի. յայտնի, երևելի, ակներև:
Pálpableness փէ՛լփէպլնէս գ. Շօշափելութիւն, լինելն երևելի կամ զգալի:
Pálpably փէ՛լփէպլի մ. Զգալի կամ զննելի օրինակաւ. յայտնի, յայտնապէս, յայտ յանդիմանս:
Palpátion փէլփէ՛յշն գ. Շօշափումն, խարխափումն:
To Pálpitate փէ՛լփիթէյթ բ, ն. Բաբախել սրտի, տրոփել:

Palpitátion փէլփիթէյշըն գ. Բաբախումն սրտի:

Pálsgrave փօլզկրէյվ գ. Հազարապետ տան արքայի:

Pálsical փօլզիքէլ ած. Անդամալոյծ, անդամալուծական:

Pálsied փօլզիտ ած. Անդամալոյծ, հաշմ, գօնջ, խեղ:

Pálsy փօլզի գ. Անդամալուծութիւն, խեղութիւն:

To Pálter փօլթըր բ. չ. Խաղ առնել, ժամանակաձգու լինել, բարբանջել:

To Pálter, բ. ն. Վատնել, սպառել:

Pálterer փօլթըրըր գ. Ժամանակաձգու, որ խաղ առնէ, որ խաբէ մնոտեօք:

Páltriness փօլթրինէս գ. Անպիտանութիւն, անարգութիւն, վատութիւն:

Páltry փօլթրի ած. Վատ, անարգ, անպիտան, չնչին. հէգ, թշուառական. խառնակեցիկ, գատարկասուն, անառակ:

Pály փէյլի ած. Գեղին, աժգոյն, այլագունեալ:

Pam փէմ գ. Մին ՚ի պատկերաց թղթոց խաղու:

To Pámper փէմփըր բ. ն. Գիրացուցանել, պարարել, լնուլ, խճողել:

Pámphlet փէմֆլէթ գ. Գրքոյկ, տետրակ, համառօտ գրուած:

To Pámphlet, բ. չ. Գրել համառօտ ինչ բանս, յօրինել գրքոյկ:

Pamphletéer փէմֆլէթիր գ. Որ գրէ կամ հրատարակէ համառօտ ինչ բան, թերթագիր, տետրագիր:

Pan փա՛էն գ. Թաղար, կրակարան. խան, սկուտեղ, սկաւառակ. տապակ. ակն թընդանօթից կամ հրացանից:

To Pan, բ. ն. Կապել կամ յօդել ընդ միմեանս:

Panacéa փէնէսիէ գ. Ամենաբոյժ դեղ:

Panacéa, գ. Տունկ ինչ (Sphondilium majus).

Panáda, Panádo փանէտա, փանէտօ գ. Հացաթան: [տեսայ:

Páncake փէնքէյք գ. Տապակածոյ հաւ-

Pancrátical փէնքրէթիքէլ ած. Բաջամարտիկ: [ինչ):

Páncreas փէնքրիէս գ. Պանկրեա (մատն

Pancreátic փէնքրիէթիք ած. Պանկրեատական:

Páncy փէնսի. Տես Pánsy.

Pándect փէնտէքթ գ. Համաձայն, բովանդակութիւն գիտութե. հաւաքումն կամ գիրք օրինաց:

Pandémic փէնտէմիք ած. Տարափոխիկ կամ հանրական (ախտ):

Pánder փէնտըր գ. Կաւատ:

To Pánder, բ. ն. Կաւատութի առնել:

Pánderly փէնտըրլի ած. Կաւատ, կաւատական:

Pandiculátion փէնտիքիուլէյշըն գ. Տարածումն բազկաց ՚ի յօրանջելն:

Pane փէյն գ. Քառակուսի ապակի. քառակուսի հատուած:

Panegy'ric փէնիճէրիք գ. Ներբող, ներբողեան, գովեստ:

Panegy'rist փէնիճէրիսթ գ. Ներբողաբան, ներբողիչ:

Pánel փէնիլ գ. Քառակուսի կամ աղիւսանման ինչ. աղիւսակ, ցուցակ:

Pang փա՛էն գ. Վերջին տագնապ կամ ճիգն, տագնապ օրհասի կամ երկանց, անհնարին սաստկութի, տառապանք, անհնարին ցաւք:

To Pang, բ. ն. Տագնապել, տառապեցուցանել, յանհնարինս տանջել, յոգն ապատատան առնել:

Pánic փէնիք գ. և ած. Յանկարծական կամ մնոտի (երկիւղ):

Pánnade փէննէտ գ. Ոստումն ձիոյ:

Pánnel փէննիլ գ. Համետ, կորդին:

Pánnel, գ. Խախացոց բազէի:

Pánnic, Pánnicle փէննիք, փէննիքըլ գ. Ձիակորեակ:

Pannier փէննիըր գ. Կողով, սակառի, զամբիւղ, որթ:

Panóply փէնօփլի գ. Սպառազինութի:

Pánsy փէնզի գ. Հինգատերևեան մանիշակ:

Pánt փա՛էնթ գ. Բաբախումն սրտի:

To Pant, բ. չ. Հևալ, թառել. բաբախել սրտի, տրոփել. անձուկ ունել, անձկալ կաթոգին. յոգւոց հանել, հառաչել:

Pantalóon փա՛էնթալուն գ. Անդրավարտիք, տափատ:

Pántess փէնթէս գ. Հեք կամ դժուարաշնչութիւն բազէի: [գից:

Panthéon փէնթհիըն գ. Տաճար համօրէն

Pánther փէնթհըր գ. Յովազ:

Pántile փէնթայլ գ. Կղմինտր:

Pántingly փէնթինկլի մ. Տրոփմամբ սրտի:

Pántler փէնթլըր գ. Մատակարար հացի:

Pántofle փէնթուֆըլ գ. Մուճակ, հողաթափ, օգ անկրունկն:

Pántomime փէնթօմայմ գ. Մնջկատակ, միմոս անշշունջ. մնջկատակութիւն:

Pántry փէնթրի գ. Շտեմարան, համբար կերակրոց, տուն հացի:

Pap փէփ գ. Պտուկունք ստեանց, ստինք. խիւս ինչ տղայոց. միս պտղոց:

Pápa փէփա գ. Հայր, հայրիկ:

Pápacy փէփէսի գ. Պապութիւն, քահանայապետութիւն Հռոմայ:

Pápal փէ՛փէլ ած. Պապական, քահանայապետական։

Papáverous փէփէ՛վէրըս ած. Ի մեկոնէ, նման մեկոնի։

Pápaw փէ՛փօ գ. Ծառ ինչ և պտուղ նր։

Páper փէ՛յփըր գ. Թուղթ. կտորակ թղթոյ. քարտէզ, տոմսակ, պիտակ, մուրհակ, ձեռնագիր։

Páper, ած. Թղթանման, նուրբ, թեթև։

To Páper, բ, ն. Գրել, արձանագրել։

Pápermaker փէ՛յփըրմէյքըր գ. Թղթագործ։

Pápermill փէ՛յփըրմիլ գ. Աղօրիք կամ գործատուն թղթոյ։

Papéscent փէփէ՛սէնթ ած. Որ ունի կաթն կամ ամիճ։

Papílio փէփի՛լիօ գ. Թիթեռն։

Papilionáceous փէփիլիօնէ՛շըս ած. Նման թիթեռան։

Pápillary, Pápillous փէ՛փիլլէրի, փէ՛փիլըս ած. Նման պտկանց կամ ստեանց։

Pápist փէ՛փիսթ գ. Պապական։

Papístical փէփի՛սթիքէլ ած. Պապական։

Papístry փէփի՛սթրի գ. Պապական դաւանութիւն։

Páppous փէ՛փփըս ած. Բրդոտ (բոյս)։

Páppy փէ՛փփի ած. Կակուղ, փափուկ։

Par փար գ. Հաւասարութիւն, հաւասարակշռութիւն։

Párable փէ՛րէպըլ գ. Առակ, օրինակ, նմանաբանութիւն։

Párable, ած. Դիւրագին, պատրաստական։

Parábola փարա՛պօլա գ. Գիծ կոր, զուգորդ (ձև ինչ երկրաչափական)։

Parabólic, Parabólical փէրէպօ՛լիք, փէրէպօ՛լիքէլ ած. Այլաբանական, նմանաբանական, առակաւոր. զուգորդական (ձև ըստ երկրաչափից)։

Parabólically փէրէպօ՛լիքէլլի մ. Առակաւ, օրինակաւ, նմանաբանութբ. զուգորդաձև, ըստ զուգորդական ձևոյ։

Parábolism փէրէ՛պօլիզմ գ. Զուգորդական բաժանումն։

Paráboloid փէրէ՛պօլօյտ գ. Կորաձև կամ զուգորդաձև (գիծ երկրաչափական)։

Paracentésis փէրէսէնթի՛սիս գ. Ծծկահանութիւն (ըստ վիրաբուժից)։

Paracéntric, Paracéntrical փէրէսէ՛նթրիք, փէրէսէ՛նթրիքէլ ած. Արտակենդրոն, խոտորեալ 'ի կենդրոնէ։

Paráde փէրէ՛յտ գ. Ցոյցք, պարծանք, պերճութիւն. փառք, շուք, հանդէս. հանդէս զօրաց, ճակատ մարտի. պահպանութիւն, պահակերութիւն, պաշտպանութի, զգուշութիւն։

Páradigm փէ՛րէտիմ գ. Ցուցացոյց, օրինակ, համեմատութիւն։

Páradise փէ՛րէտայս գ. Դրախտ, եդեմ. երջանկութիւն, վայր զուարճալի։

Paradisíacal փէրէտիզա՛յէքէլ ած. Եդեմական, ադենաստանա, երջանկաւէտ։

Páradox փէ՛րէտօքս գ. Այլանդակ կարծիք, տարացուած նորաքանչ, զրոյց անկարծելի, առած կամ խմաստ անլուր։

Paradóxical փէրէտօ՛քսիքէլ ած. Այլանդակ, անլուր, անկարծելի, նորաքանչ. այլափառ, նորահնար։

Paradóxically փէրէտօ՛քսիքէլլի մ. Այլանդակս, արտաքոյ հասարակաց կարծեաց, նորս իմն, նորաքանչ իմն օրինակաւ։

Paradóxicalness փէրէտօ՛քսիքէլնէս գ. Այլանդակութիւն, նորութիւն։

Paradoxólogy փէրէտօքսօ՛լօճի գ. Այլանդակ կամ անհեթեթ բանք, անտեղութի բանից։

Paragóge փէրէկօ՛ճի գ. Վերջադրութի, յաւելուած տառի կամ վանկի յաւարտ բառին։

Páragon փէ՛րէկօն գ. Օրինակ, գաղափար. ընկեր, հաւասար։

To Páragon, բ, ն. Բաղդատել, նմանեցուցանել, 'ի կշիռ դնել, հաւասարել. հաւասարիլ, հաւասարակից լինել։

Páragraph փէ՛րէկրէֆ գ. Յօդուած ճառից կամ մատենից։

Paragráphically փէրէկրէ՛ֆիքէլլի մ. Յօդուածովք, բաժանեալ 'ի յօդուածս կամ 'ի գլուխս բանից։

Paralláctic, Paralláctical փէրէլլէ՛քթիք, փէրէլլէ՛քթիքէլ ած. Տեղադանութեան։

Párallax փէ՛րէլլէքս գ. Տեղադանութիւն (աստեղաց)։

Párallel փէ՛րէլլէլ գ. Զուգահեռական գիծ. ուղղութի. նոյնութիւն, հաւասարութիւն. բաղդատութիւն, համեմատութիւն. նմանութիւն։

Párallel, ած. Զուգահեռական, տարակայց. նոյն չափով, զուգահաւասար, նման, նոյնօրինակ։

To Párallel, բ, ն. Զուգահեռական առնել. հաւասարել, հաւասարակշիռ առնել, կշռադատել. 'ի դէպ գալ, համեմատիլ. հաւասարիլ, նմանիլ, զուգակշիռ լինել. բաղդատել, համեմատել։

Parallélism փէրէլլէ՛լիզմ գ. Զուգահեռականութիւն։

Parallélogram փէրէլլէ՛լօկրէմ գ. Զուգահեռագիծ (ձև երկրաչափական)։

Parallelográmical փէրէլլէլօկրէ՛միքէլ ած. Զուգահեռագծական, իբրև զզուգահեռագիծ։

Parallelópiped փէրէլէլօ՛փայփտ գ. Զուգահեռատն (ձև երկրաչափական):

Páralogism փէ՛րէլօճիզմ գ. Թիւր կամ սուտ ձեռնարկութիւն:

Páralogy փէ՛րէլօճի գ. Թիւր կամ սուտ տրամաբանութիւն:

Páralysis փէ՛րէլիսիս գ. Անդամալուծութիւն:

Paraly'tic, Paraly'tical փէրէլի՛տիք փէրէլի՛տիքէլ ած. Անդամալոյծ, հաշմ:

Paramóunt փէրէմա՛ունթ ած. Գերագոյն, գերազանցեալ. գեր 'ի վերոյ, վեհագոյն, բարձրագոյն, գլխաւոր, առաջին:

Páramount փէ՛րէմաունթ գ. Իշխան, պետ, գլխաւոր:

Páramour փէ՛րէմուր գ. Սիրող, տարփածու, սեղեխ, հոմանի, պոռնիկ:

Páranymph փէ՛րէնիմֆ գ. Փեսաւէր, բարեկամ փեսային. հայերէց կամ առաձրայէտ հարսանեաց. միջնորդ, առիթ, օգնական:

Párapegm փէ՛րէփէմ գ. Տախտակ պղնձի՝ յորում փորագրեալ լինէին օրէնք, աղիւսակ, կանոն:

Párapet փէ՛րէփէթ գ. Պատ կամ շրջանակ (գետոց, կամրջաց, և այլն):

Paraphernália փէրէֆէրնէ՛լիէ գ. Պաշտտամականք կնոջ:

Paraphimósis փէրէֆիմօ՛սիս գ. Ախտ ինչ անթլփատութեան:

Páraphrase փէ՛րէֆրէյզ գ. Յարասութիւն, մեկնաբանութի, ընդարձակ թարգմանութիւն:

To Páraphrase, բ, չ. Յարասել, մեկնաբանել, ձոխագոյնս թարգմանել:

Páraphrast փէ՛րէֆրէսթ գ. Յարասող, մեկնաբան:

Paraphrástic, Paraphrástical փէրէֆրէ՛սթիք, փէրէֆրէ՛սթիքէլ ած. Յարասական, մեկնաբանական, ձոխագոյն կամ ընդարձակ (թարգմանութիւն):

Paraphrenítis փէրէֆրինա՛յտիս գ. Մտաթափութիւն կամ խելացնորութիւն տապախտան:

Párasang փէ՛րէսէնկ գ. Փարսախ կամ հրասախ (պարսից):

Párasite փէ՛րէսայթ գ. Պատառաբոյծ, անկոչ բազմական:

Parasític, Parasítical փէրէսի՛թիք, փէրէսի՛թիքէլ ած. Պատառաբոյծ, մարգելոյզ, շողոքորթ, մարդահաճոյ, փաղաքուշ:

Párasol փէ՛րէսօլ գ. Հովանոցակ (յերեսաց արեւու):

To Párboil փա՛րպօյլ բ, ն. Եփել կամ եռացուցանել սակաւուք:

Párcel փա՛րսէլ գ. Մասն, մասնիկ, կոյտ, պատառ. ղանդուած, գունտ. խումբ, խուռն բազմութի, ամբոխ, ժողով. գումար:

To Párcel, բ, ն. Բաժանել կամ հատանել 'ի մասունս, բաշխել. հաւաքել, կուտել, յաւելուլ, գումարել:

Párcenary փա՛րսնըրի գ. Մասնակցութիւն, հաղորդութիւն: In —, 'ի միասին, հասարակաց:

Párcener փա՛րսնըր գ. Մասնակից, ժառանգակից:

To Parch փարչ բ, ն. Այրել, տոչորել, խանձատել, խորովել, ցամաքեցուցանել, թառամեցուցանել, խամրել, աղաղել, գալարել, խորշոմեցուցանել:

To Parch, բ, չ. Այրիլ, տոչորիլ, ցամաքիլ, գալարիլ:

Párchment փա՛րչմէնթ գ. Մագաղաթ: — -maker, մագաղաթագործ:

Pard, Párdale փարտ, փա՛րտէյլ գ. Ինձ. խայտաբղէտ կենդանի (ըստ բանաստեղծից):

Párdon փա՛րտն գ. Ներումն, թողութի, քաւութիւն, ներողութիւն:

To Párdon, բ, ն. Ներել, շնորհել, թողուլ, անմեղապարտ առնել:

Párdonable փա՛րտնէպլ ած. Ներելի, անմեղադրելի, արժանի թողութեան:

Párdonableness փա՛րտնէպլնէս գ. Անմեղադրութիւն, լինելն արժանի թողութեան կամ ներելի:

Párdonably փա՛րտնէպլի մ. Ներելաբար, թեթեւս, արժանի թողութեան:

Párdoner փա՛րտնըր գ. Ներող. որ բաշխէ ներողութիւն:

To Pare փէյր բ, ն. Ի բաց հատանել, կարել, յապաւել, մաքրել, հարթել, կեղեւել:

Paregóric փէրէկօ՛րիք ած. Ափոփիչ կամ մեղմացուցիչ (դեղ):

Parénchyma փէրէ՛նքիմէ գ. Սպնգային նիւթ, միս ընդերուտ:

Parenchy'matous, Parenchy'mous փէրէնքի՛մէթըս, փէրէ՛նքիմըս ած. Սպնգային, ընդերուտ:

Parénesis փէրէ՛նիսիս գ. Յորդորակ, ճառ [խրատական:

Párent փէ՛րէնթ գ. Ծնող, հայր և մայր:

Párentage փէ՛րէնթէյճ գ. Ազգականութիւն, արենակցութիւն, խնամութիւն, ազգատոհմ, ազգ, սերունդ:

Paréntal փէրէ՛նթէլ ած. Ազգային, տոհմային. հայրական, ծնողական:

Parentátion փէրէնթէ՛յշն գ. Յուղարկաւորութիւն մեռելոց:

Parénthesis փէրէ՛նթհիսիս գ. Փակագիծ, միջանկեալ բան:

Parenthétical փէրէնթհէ՛թիքէլ ած. Փակագծի:

Párer փէ՛րըր գ. Դուր, մկրատ, հատոց:
Párerga փա՛րէրկա գ. Յաւելուած, պատուաստ, աւելորդ ինչ: [ծեփ:
Párget փա՛րճէթ գ. Ողորկ կամ մերջին
To Párget, բ, ն. Ծեփել, բռել:
Párgeter փա՛րճէթըր գ. Ծեփող, բռող:
Parhélion փէրհի՛լիըն գ. Արեւանմանութիւն, պատկեր արեւու տպաւորեալ յամպս:
Paríetal փէրա՛յիթէլ ած. Որմական:
Paríetary փէրա՛յիթէրի գ. Կաուինչ (խոտ):
Páring փէ՛յրին գ. Հատուած, կտրօն, հատեալ մասն, տաշեղք, խեչերանք, աւելորդք, կեղեւանք:
Páris փէ՛րիս գ. Խոտ ինչ:
Párish փէ՛րիշ գ. Ժողովրդապետութիւն. եկեղեցի ժողովրդապետական:
Párish, ած. Ժողովրդապետական, թեմական: A – priest, ժողովրդապետ: A – church, ժողովրդապետական կամ թեմական եկեղեցի:
Paríshioner փէրի՛շընըր գ. Ժողովրդական, ժողովուրդ եկեղեցւոյ:
Páritor փէ՛րիթըր գ. Պեսպան, պատգամաւոր, պաշտօնեայ:
Párity փէ՛րիթի գ. Զուգութիւն, հաւասարութիւն, նմանութիւն, համգիտութիւն:
Park փարք գ. Փակարան կամ մակաղատեղ գազանաց և երէոց, գոմք:
To Park, բ, ն. Փակել, դնել 'ի փակարանի, շրջափակել:
Párker փա՛րքըր գ. Որ ունի փակարան կամ մակաղատեղ երէոց, պահապան փակարանի երէոց:
Párkleaves փա՛րքլիվզ գ. Վայրի փեգենայ:
Parle փարլ գ. Խօսք, զրոյց, բանք, խօսակցութիւն:
Párley փա՛րլի գ. Բան, խօսք, զրոյց, խօսակցութիւն, բանագնացութիւն: [սել:
To Párley, բ, չ. Բանագնաց լինել, խօ-
Párliament փա՛րլիմէնթ գ. Ծերակոյտ կամ ժողով աւագանւոյն անգղիոյ:
Parliaméntary փարլիմէ՛նթէրի ած. Ծերակուտի աւագանւոյն:
Párlour փա՛րլըր գ. Խօսարան ('ի մենաստանի). ստորին սրահ կամ դահլիճ:
Párlous փա՛րլըս ած. Ճարտար, խորամանկ, խորագէտ, հնարիմաց:
Párlousness փա՛րլըսնէս գ. Ճարտարութիւն, հնարագիտութիւն, արագամտութիւն:
Paróchial փէրո՛քիէլ ած. Ժողովրդապետական:
Párody փէ՛րօտի գ. Ազգ ինչ քերթածոց հետևողութեամբ բանից այլոց:
To Párody, բ, ն. Ընդօրինակել զբանս այլոց հետևողութեամբ:

Paróle փէրո՛լ գ. Խոստումն, խոստաբանութիւն:
Paronomásia, Paronómasy փէրօնօմէ՛յժիէ, փէրօնո՛մէժի գ. Յարանուն (ձև ըստ ճարտասանից):
Pároquet փէ՛րօքուէթ գ. Փոքրիկ ազգ թութակի:
Párotid փէ՛րօթիտ ած. Խուլի ականջաց:
Párotis փէ՛րօթիս գ. Խուլ ինչ զականջօք:
Pároxysm փէ՛րօքսիզմ գ. Ընթացք կամ ըմբռնումն ախտի. բորբոքումն, գրգռումն:
Párricide փէ՛րրիսայտ գ. Հայրասպան. մայրասպան. հայրենադրուժ. հայրասպանութիւն. մայրասպանութիւն. մատնութիւն հայրենեաց:
Parricídal, Parricídious փէրրիսա՛յտէլ, փէրրիսի՛տիըս ած. Հայրասպան. հայրասպանութեան:
Párrot փէ՛րրըթ գ. Թութակ:
To Párry փէ՛րրի բ, չ. Խոյս տալ, զգուշանալ, 'ի գերև հանել զհարուածն:
Parsimónious փարսիմօ՛նիըս ած. Ճիշդ, ոխշտ, չափաւոր, պարկեշտ, խնայող:
Parsimóniously փարսիմօ՛նիըսլի մ. Ճշդիւ, ճշգելով, խնայելով:
Pársimony փա՛րսիմընի գ. Ճշգութիւն, խնայումն ծախուց, չափաւորութիւն, պարկեշտութիւն, ժուժկալութիւն:
Pársley փա՛րսլի գ. Կարսոն, քարսոն:
Pársnep, Pársnip փա՛րսնիփ գ. Գազար:
Párson փա՛րսն գ. Ժողովրդապետ. եկեղեցական, կղեր, ժառանգաւոր:
Pársonage փա՛րսընէյճ գ. Ժողովրդապետութիւն, ժառանգաւորութիւն:
Part փարթ գ. Մասն. կողմն, կոյս. թիւ. բաժին, վիճակ. տեղի, պաշտօն, կարգ. պարտիք, յանձնառութիւն. հաղորդութիւն, մասնակցութիւն, կցորդութիւն. գործ, արարք: – by –, մի առ մի, մի ըստ միոջէ, առանձինն: To take –, կուսակից լինել, ունել զկողմն, պաշտպան կալ: In ill –, 'ի թիւր միտս, ձախողակի: Parts, յատկութիւն, հանգամանք, կարողութիւն, զօրութիւն. երկիր, վայր, սահման, գաւառ, կողմն: [ւուք:
Part, մ. Մասամբ, ըստ մասին, սակա-
To Part, բ, ն. Բաժանել, բաշխել. անջատել, զատանել, արոհել. բեկանել. հատանել, որոշել. միջնորդ լինել, խաղաղացուցանել. մեկնել, անջրպետել:
To Part, բ, չ. Բաժանիլ, անջատիլ, թողուլ, հրաժարիլ. ողջոյն տալ հրաժարական, բարեաւ մնա ասել. բաժանել 'ի մէջ իւրեանց, ունել մասն, հաղորդ լինել. մեկնիլ, գնալ: – with, թողուլ, լքանել. բաժանիլ, հրաժարիլ, մերկանալ, կորուսանել:

Pártable ֆա՛րթէպըլ ած. Բաժանելի:

Pártage ֆա՛րթէյճ գ. Բաժանումն, բաժին:

To Partáke ֆարթէ՛յք բ, չ. Բաժանորդ լինել, ունել մասն, հաղորդ լինել. ընկեր լինել, միաբանիլ, մասնել 'ի:

To Partáke, բ, ն. Բաժանորդ կամ հաղորդ լինել, հաղորդիլ. բաժանորդ կամ իրազգած առնել:

Partáker ֆարթէ՛յքըր գ. Բաժանորդ, հաղորդ, կցորդ, ընկեր:

Párter ֆա՛րթըր գ. Բաժանող, անջատող, զատանող:

Párterre ֆա՛րթէյր գ. Ծաղկոց, բուրաստան, պարտէզ, դրախտ:

Pártial ֆա՛րշըլ ած. Կուսակից, համախոհ, աչառու, կողմնասէր. մասնական, առանձին, մասնաւոր:

Partiálity ֆարշիէ՛լիթի գ. Կուսակցութիւն, համախոհութիւն, կողմնասիրութիւն, աչառութիւն:

To Partialíze ֆա՛րշըլայզ բ, ն. Կուսակից կամ համախոհ առնել, միաւորեցուցանել զհետ:

Pártially ֆա՛րշըլլի մ. Կուսակցութ̄բ, կողմնասիրութեամբ, աչառութեամբ. մասամբ, ըստ մասին, ոչ բոլորովին:

Partibílity ֆարթիպի՛լիթի գ. Բաժանելութիւն, բաժանականութիւն:

Pártible ֆա՛րթիպըլ ած. Բաժանելի, բաժանական, զատական:

Partícipable ֆարթի՛սիփէպըլ ած. Հաղորդական:

Partícipant ֆարթի՛սիփէնթ ած. Բաժանորդ, հաղորդակից, հաղորդ, կցորդ:

To Partícipate ֆարթի՛սիփէյթ բ, չ. Բաժանորդ, հաղորդ կամ կցորդ լինել, հաղորդիլ, ունել հաղորդութիւն կամ մասն. ունել, գրաւել, վայելել, ժառանգել:

To Partícipate, բ, ն. Բաժանորդ լինել, ժառանգել, ունել, հաղորդակից լինել:

Participátion ֆարթիսիփէ՛յշըն գ. Բաժանորդութի̄, բաժին, հաղորդութի̄, կցորդութիւն, հաւասարութիւն, ընդունելութիւն. բաշխումն, բաժանումն:

Particípial ֆարթիսի՛փիըլ ած. Ընդունելութեան:

Particípially ֆարթիսի՛փիըլլի մ. Իբրև ընդունելութիւն:

Párticiple ֆա՛րթիսիփլ գ. Ընդունելութի̄ (ըստ քերականաց). հաղորդ, կցորդ:

Párticle ֆա՛րթիքլ գ. Մասնիկ, մասն կամ բաժին փոքրիկ. յօդ, նախդիր:

Partícular ֆարթի՛քիուլըր գ. Առանձին կամ մասնաւոր պարագայ, յատկութիւն, առանձնականութիւն, մասնաւորութիւն. առանձին կամ անհատ ոք, անձն. անձինն առանձին, շահ կամ շահախնդրութի̄ անձին. առանձին կամ մանրամասն բանք: In —, առանձինն, առանձին իմն, որոշակի, յաւէտ:

Particulárity ֆարթիքիուլէ՛րիթի գ. Մասնաւոր պարագայք իրին, մանրամասն պատմութիւն. մասնաւորութիւն, առանձնականութիւն. մասնաւոր դէպք կամ անցք. առանձին կամ սեպհական ինչ, յատկութիւն: In —, առանձինն, մասնաւորաբար, յաւէտ:

To Partícularize ֆարթի՛քիուլըրայզ բ, ն. Նշանակել մի ըստ միոջէ, մանրամասն պատմել:

Partícularly ֆարթի՛քիուլըրլի գ. Մասնաւորաբար, մի ըստ միոջէ, մանրամասն, որոշակի, յաւէտ իմն, առանձինն:

To Partículate ֆարթի՛քիուլէյթ բ, ն. Առանձին իմն կամ մի ըստ միոջէ պատմել:

Pártisan ֆա՛րթիզըն գ. Ազգ ինչ նիզակի. կուսակից, համախոհ. գլուխ առանձին գնդի զօրաց կամ ասպատակաւորաց. գաւաղան զօրապետի:

Partítion ֆարթի՛շըն գ. Բաժանումն, բաշխումն. անջատումն, տրոհումն, որոշումն. հերձուած, երկպառակութիւն. խտիր, տարբերութիւն. անջրպետ, միջնորմ. վիճակ, բաժին:

To Partítion, բ, ն. Բաժանել, զատանել, անջրպետել, որոշել:

Pártlet ֆա՛րթլէթ գ. Օձիք հանդերձից, փողպատ. էգ թռչնոց:

Pártly ֆա՛րթլի մ. Մասամբ, ըստ մասին, ըստ մասնեայ:

Pártner ֆա՛րթնըր գ. Բաժանորդ, հաղորդ, կցորդ, ընկեր. պարակից:

To Pártner, բ, ն. Ընկերել, հաղորդ կամ բաժանորդ առնել:

Pártnership ֆա՛րթնըրշիփ գ. Մասն, բաժին, հաղորդութիւն, բաժանորդութիւն. ընկերութիւն, միաբանութիւն:

Partóok ֆարթո՛ւք. Կատարեալ ժամանակ to Partake բայի:

Pártridge ֆա՛րթրիճ գ. Կաքաւ (թռչ.):

Partúrient ֆարթի՛ուրիէնթ ած. Ծննդական, որ կայ յերկունս:

Parturítion ֆարթիուրի՛շըն գ. Ծնունդ, երկունք:

Párty ֆա՛րթի գ. Կողմն, հերձուած, երկպառակութիւն, բաժանումն. հակառակորդ, ոսոխ, թշնամի. հաղորդ, կցորդ, ընկեր, համախոհ, կուսակից. փաստ, պատճառ. ժողով, ընկերութիւն, միաբանութիւն. միւս, այլ, ոք, անձն, այր ոք. ջոկատ, խումբ, վաշտ:

Party-cóloured ֆա՛րթի-քըլըրտ ած. Գու-

նակ զունակ, երփն երփն, երփնազարդ, բազմագունի, խայտախարի:

Party-júry ֆարթի-ճըւրի գ. Խառն ատեանք՝ մասամբ անգղիացի և մասամբ օտարազգի:

Párty-man ֆա՛րթի-մէն գ. Գլուխ աղանդամբաց, աղանդամբեցուցիչ, խռովարար:

Párty-wall ֆա՛րթի-ուօլ գ. Միջնորմ, անջրպետ:

Párvis, Parvise ֆա՛րվիս գ. Անդաստակ, գաւիթ եկեղեցւոյ:

Párvitude, Párvity ֆա՛րվիթիուտ, ֆա՛րվիթի գ. Փոքրութիւն, փոքրկութիւն:

Pas ֆէս գ. Ընթացք, յառաջ խաղացումն:

Páschal ֆէ՛սքէլ ած. Զատկական, զատկի, յարութեան Տեառն:

Pash ֆէշ գ. Հարուած. դէմք:

To Pash, բ, ն. Հարկանել, խորտակել, արորել, մանրել:

Pásque-flower ֆէ՛սք-ֆլաուըր գ. Հողմածաղիկ:

Pásquil, Pásquin, Pasquináde ֆէ՛սքուիլ, ֆէ՛սքուին, ֆէսքուինէ՛յտ գ. Թուղթ կամ պատկեր երգիծանաց:

Pass ֆա՛ս գ. Անցք, մուտք, անձուկ տեղի. անցք, ճանապարհ, շաւիղ. հրաման երթալոյ, հրամանագիր անցից. թոյլտուութիւն, հրաման. հարուած կամ բաղխիւն՝ ի սրախաղութեան. վիճակ, սահման:

To Pass, բ, ն. Անցանել անդր քան կամ ըստ չափ, զանցանել. անցանել ընդ, ընդ մէջ կամ յայնկոյս. անցուցանել, վարել, ունել. թափ անցուցանել, մխել. փոխանցել. քամել, պարզել, զտել, թորել. տալ, ընծայել, դնել՝ ի վերայ. կարգալ, ասել. վճռել, խոստանալ. անցուցանել, խաղացուցանել, տալ անցանել. աւարտել, լնուլ, կատարել. անցանել զ, գերազանցել, առաւելուլ, յաղթել. թողուլ, զանց առնել, մոռանալ. հաւանիլ, ընդունել, հաստատել. վճռել, հաստատել, վաւերացուցանել, յօրէնս դնել. նենգել, խորամանկել, պատրել. յղել, առաքել, գործածուցանել: – away, ծախել, վատնել, կորուսանել: – by, ներել, թողուլ. զանց առնել, առ ոչինչ դնել: – over, թողուլ, լռել, զանց առնել:

To Pass, բ, չ. Անցանել, խաղալ գնալ, փոխիլ. կորնչիլ, ապառիլ, ծախիլ, մաշիլ. աւարտիլ, կատարիլ. մեռանիլ. գտանալ, փոփոխիլ, անցանել յայլ. անցանել ըստ չափ, զանցանել. լինել գտանիլ, կալ, մնալ. վճռիլ, հաստատիլ. հանդիպել, դէպ լինել. ընդունելի, հաճոյ, 'ի հաճոյս կամ 'ի յարգի լինել. համարիլ, կարծիլ, թուիլ. կրել, ընդունել գներգործութիւն. գտուցանալ, զգուշ լինել. վճիռ հատանել, վճռել, դատակնքել. գեր 'ի վերոյ լինել, առաւելուլ. հարկանել 'ի սրախաղութեան. անցանել 'ի խաղու. կեալ ըստ բաւականին. յաջողիլ: – away, զանց առնել. անցանել, կորնչիլ: – over, անցանել անդր կամ յայնկոյս: – by, անցանել առընթեր կամ զ:

Pássable ֆէ՛սէպլ ած. Անցանելի. տանելի, ներելի, չափաւոր, ոչ կարի, դուզնաքեայ. ընդունելի, ընդունելութեան արժանի, յարգոյ. դիւրամուտ, դիւրիմաց:

Passádo ֆէսէ՛յտօ գ. Հարուած սուսերի:

Pássage ֆէ՛սէճ գ. Անցք, անցումն, երթ, չու. շաւիղ, ճանապարհ. տեղի անցից, անձուկ վայր, կիրճ. անցք, մուտք. անցք, դէպք, պատահումն. ընթացք, գնացք, վարումն, գործածութիւն. փոփոխութիւն. բան, վկայութիւն կամ տեղի գրոց, հատուած:

Passed ֆէստ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Pass բային:

Pássenger ֆէ՛սընճըր գ. Անցաւոր, ճանապարհորդ: – falcon, բազէ անցաւոր:

Pásser ֆէ՛սըր գ. Անցաւոր, ճանապարհորդ, անցորդ:

Passibílity ֆէսիպի՛լիթի գ. Կրականութիւն, չարչարելութիւն, կրելութիւն:

Pássible ֆէ՛սիպլ ած. Կրական, չարչարելի, ախտակիր:

Pássibleness ֆէ՛սիպլնէս գ. Կրականութիւն, չարչարելութիւն:

Pássing ֆէ՛սինկ ած. Գերագոյն, գերազանց, կարի, յոյժ, անչափ, անզուգական, չնաշխարհիկ:

Pássingbell ֆէ՛սինկպէլ գ. Զանգակ հոգեվարաց կամ յուղարկաւորութե մեռելոյ:

Pássion ֆէ՛շըն գ. Կիրք, ախտ, կարիք. ախորժակ, սէր. զայրոյթ, սրամտութիւն. բորբոք, եռանդն, նախանձ, նախանձայուզութիւն. նեղութիւն, վիշտ, չարչարանք. մասնաւոր ցանկութիւն, տառփանք:

To Pássion, բ, չ. Խռովիլ, բորբոքիլ, սրամտիլ, զայրանալ:

Pássion-flower ֆէ՛շըն-ֆլաուըր գ. Անուածաղիկ (ած. լարգէ ֆլէմէգ):

Pássion-week ֆէ՛շըն-ուիք գ. Աւագ շաբաթ:

Pássionate ֆէ՛շընէթ ած. Ախտաւոր, ախտակիր. վառեալ 'ի կրից, հարեալ 'ի սէր, փափաքող, բորբոքեալ. ախտակից, կարեկից, գթած. բարկացող, ցասմնոտ, դիւրագրգիռ, սրամտեալ, անհնարին:

To Pássionate, բ, ն. Շարժել զկիրս. 'ի գութ շարժել:

Pássionately ֆէ՛շընէթլի մ. Կրիւք, ա-

տեղութեամբ․ կարի խիստ, ուժգին, աղդո_ղաբար․ խանդակաթ, կաթոգին․ ցասմամբ, զայրագին, յանհնարինս:

Pássionateness փէ՛շընէթնէս գ. Կրակա_նութիւն, ախտաւորութիւն․ ուժգնութի, սաստկութիւն, սաստիկ կիրք կամ ցան_կութիւն:

Pássive փէ՛սիվ ած. Կրող, ենթակայ, ստորին․ հլու, հնազանդեալ, հպատակ․ կրաւորական (բայ):

Pássively փէ՛սիվլի մ. Հլութեամբ, դիւ_րաւ, առանց ընդդիմութեան․ կրողաբար, կրաւորաբար:

Pássiveness փէ՛սիվնէս գ. Կրելութիւն, կրականութիւն․ համբերութիւն, հլու_թիւն, հանդարտութիւն:

Passívity փէսի՛վիթի գ. Ախտակրութի, կրականութիւն:

Pássover փէ՛սօվըր գ. Պասեք, զատիկ, յարութիւն Տեառն․ գառն պասեքի կամ զատկի:

Pássport փէ՛սփօրթ գ. Հրամանագիր ան_ցից, անցագիր:

Past փէսթ ած. Անցեալ, առաջին, նախ_նի․ մաշեալ, սպառեալ, կորուսեալ:

Past, գ. Անցեալն, անցեալ ժամանակ:

Past, նխ. Անցեալ զ, առանց, արտա_քոյ, բաց 'ի, ոչ․ անդր քան, առաւել կամ 'ի վեր քան: – hope, անյոյս, յուսահա_տեալ: – cure, անբժշկելի, անդարմանելի, անհնարին, անցեալ ըստ հնարս: – doubt, անտարակոյս, անշուշտ:

Paste փէյսթ գ. Զանգուած, հայս, հաս_տեայ․ ձոյլ․ խառնուած, խիւս, սոսինձ, մածոյց:

To Paste, բ, ն. Մածուցանել:

Pásteboard փէ՛յսթպօրտ գ. Թաւ թուղթ:

Pásteboard, ած. Յօրինեալ 'ի թաւ թղթոյ:

Pástel փէ՛սթէլ գ. Խոտ ինչ:

Pástern փէ՛սթըրն գ. Մասն ինչ սրունից կամ ոտից ձիոյ:

Pástil փէ՛սթիլ գ. Զանգուած, բլիթ, գնտակ:

Pástime փէ՛սթայմ գ. Խաղ, զբօսանք, զը_ւարճութիւն:

Pástor փէ՛սթըր գ. Հովիւ․ հովիւ հոգեոր, ժողովրդապետ, տեսուչ, եպիսկոպոս:

Pástoral փէ՛սթըրէլ գ. Հովուական կամ տուարածական (բանաստեղծութի), հո_վուերգութիւն:

Pástoral, ած. Հովուական․ եպիսկո_պոսական:

Pástry փէ՛սթրի գ. Ծաղարարութի, ծաղք, կարկանդակ, սլակինդի, քաքար․ կրպակ ծաղագործի:

Pástry-cook փէ՛սթրի-քուք գ. Ծաղարար, քաքարագործ:

Pásturable փէ՛սչուրէպըլ ած. Արօտական:

Pásturage փէ՛սչուրէյճ գ. Արօտ, ճա_րակ, գարման խաշանց:

Pásture փէ՛սչուր գ. Արօտ, ճարակ․ սնունդ, գարման:

To Pásture, բ, ն. Արածել, հանել յա_րօտ:

To Pásture, բ, չ. Արածիլ, ճարակիլ, ուտել:

Pásty փէ՛սթի գ. Ծաղք, քաքար, կար_կանդակ:

Pat փա՛էթ գ. Հարուած, ապտակ:

Pat, ած. Յարմար, քաջայարմար, 'ի դէպ, քաջադէպ:

To Pat, բ, ն. Հարկանել, բաղխել ձե_ռամբ:

Patáche փաթա՛շ գ. Թղթաբեր նաւակ:

Pátacoon փէթէքո՛ւն գ. Արծաթի դրամ ինչ սպանիացւոց:

Patch փա՛էչ գ. Կտաւերտ, փերթ, կար_կատան․ սխտակ արհեստական՝ զոր ար_կանեն կանայք 'ի վերայ դիմաց․ մասն, կտորակ․ խուբեբոյ, ստահակ, գատարկա_սուն, խառնագնաց:

To Patch, բ, չ. Կարկատել, արկանել 'ի վերայ զկտաւերտ․ արկանել զերեսօք ըղ_քօղ սեւանիշ կամ սխտակ արհեստական․ խնուլ, ծեփել, խրամակարկատ առնել․ պատրուակել, առագաստել, ծածկել:

Pátcher փէ՛չըր գ. Հնակարկատ, կար_կատիչ:

Pátchery, Pátchwork փէ՛չըրի, փէ՛չուըրք գ. Կարկատանք, գործ կարկատուն:

Pate փէյթ գ. Խելապատակ, սկաւա_ռակ գլխոյ, գլուխ (առի 'ի նախատինս):

Páted փէ՛յթէտ ած. Որ ունի խելապա_տակ: Long- –, ճարտարամիտ, հնարիմաց, խորամանկ: Shallow- –, յիմար, ծանծա_ղամիտ, անխմաստ, անհանճար:

Patefáction փէթիֆէ՛քշըն գ. Բացումն, յայտնութիւն:

Pátent փէ՛թէնթ գ. Սկուտեղ, սկաւա_ռակ, պնակ:

Pátent, գ. Հրովարտակ, հրամանագիր:

Pátent, ած. Յայտնի, ծանուցեալ ամե_նեցուն, հրովարտակի կամ հրամանագրի: Letters –, հրովարտակ արքունի, հրամա_նագիր, վկայական:

Patentée փէթընթի՛ գ. Որ ունի հրովար_տակ կամ հրամանագիր:

Patérnal փէթէ՛րնէլ ած. Հայրական, հօր․ հայրենի, հայրենատուր:

Patérnity փէթէ՛րնիթի գ. Հայրութիւն:

Path փա՛թհ գ. Շաւիղ, հետք, ճանա_պարհ, պողոտայ, անցք, գնացք:

Pathétic, Pathétical փէթհէ՛թիք, փէթհէ՛թիքըլ ած. Ազդու, ազդողական, սրտառուչ, զօրաւոր:

Pathétically փէթհէ՛թիքըլլի մ. Ազդողաբար, զօրաւոր կամ ազդու բանիւք:

Pathéticalness փէթհէ՛թիքըլնէս գ. Ազդուութիւն, զօրութիւն բանից:

Páthless փա՛թհլէս ած. Անկոխ, անհետ, անպողոտայ:

Pathognomónic փէթհօկնօմօ՛նիք ած. Ախտացոյց (նշանք):

Pathológical փէթհօլօ՛ճիքըլ ած. Ախտաբանական:

Páthologist փէ՛թհօլօճիսթ գ. Ախտաբան:

Páthology փէ՛թհօլօճի գ. Ախտաբանութի:

Páthway փա՛թհուէյ գ. Շաւիղ, պողոտայ, անցք, հետք:

Pátible փէ՛թիպըլ ած. Տանելի, կրելի, չարչարելի, ըմբերելի:

Pátibulary փէթիպիուլէրի ած. Կախաղանի:

Pátience փէ՛շէնս գ. Համբերութիւն. ժուժկալութիւն. հեզութիւն, անոխակալութիւն. երկայնմտութիւն. ներումն. աւելուկ (խոտ):

Pátient փէ՛շէնթ գ. Կրող, ենթակայ. հիւանդ 'ի ձեռս բժշկի:

Pátient, ած. Տոկուն, ժուժկալ. համբերող, համբերատար. կրող. հեզ, անոխակալ:

To Pátient, բ, ն. Համբերել, ժուժկալել, հանդարտիլ:

Pátiently փէ՛շէնթլի մ. Համբերութեամբ. հեզութեամբ:

Pátine փէ՛թին գ. Մաղզմայ:

Pátly փէ՛թլի մ. Ի դէպ, դիպողագոյնս, վայելուչս:

Pátriarch փէ՛թրիարք գ. Նախահայր, նահապետ, ցեղապետ. պատրիարք, հայրապետ:

Patriárchal փէթրիա՛րքըլ ած. Նահապետական, ցեղապետի, նահապետութեան. պատրիարքական, հայրապետական:

Pátriarchate, Pátriarchship փէ՛թրիարքէթ, փէ՛թրիարքշիփ գ. Պատրիարքութիւն, հայրապետութիւն:

Pátriarchy փէ՛թրիարքի գ. Պատրիարքութիւն, թեմ կամ իշխանութիւն պատրիարքական:

Patrícian փէթրի՛շըն գ. Պատրիկ, ազնուական, իշխանազուն:

Patrícian, ած. Պատրիկի, ազնուական:

Patrimónial փէթրիմօ՛նիըլ ած. Հայրենական, հայրենեան, հայրենի ժառանգութեան կամ ստացուածոյ:

Patrimónially փէթրիմօ՛նիըլլի մ. Հայրենի ժառանգութեամբ:

Pátrimony փէ՛թրիմընի գ. Հայրենի ստացուած կամ ժառանգութիւն:

Pátriot փէ՛թրիըթ գ. Հայրենասէր, վառեալ 'ի սէր հայրենեաց:

Pátriotism փէ՛թրիըթիզմ գ. Հայրենասիրութիւն, սէր հայրենեաց:

To Patrócinate փէթրօ՛սինէյթ բ, ն. Պաշտպանել, ջատագովել:

Patról փէթրօ՛լ գ. Պահակերութի, պահպանութիւն. գիշերապահք, պահապանք:

To Patról, բ, չ. Ունել զպահպանութիւն գիշերոյ, պահակերութիւն առնել:

Pátron փէ՛թրըն գ. Պաշտպան, ջատագով. պահապան հրեշտակ, պաշտպան սբ. փաստաբան, բարեխօս. ձեռնտու, օգնական. ժառանգատու:

Pátronage փէ՛թրընէճ գ. Պաշտպանութիւն, ձեռնտուութիւն. պաշտպանութի սրբոց. ժառանգատուութիւն:

To Pátronage, բ, ն. Պաշտպանել, ջատագովել, ձեռնտու լինել:

Patrónal փէթրօ՛նըլ ած. Պաշտպան, պահապան:

Pátroness փէ՛թրընէս գ. Կին պաշտպան կամ ջատագով. պաշտպան սրբուհի. կին ժառանգատու:

To Pátronise փէ՛թրընայզ բ, ն. Պաշտպանել, ջատագովել, ձեռնտու կամ օգնական լինել:

Patrony'mic փէթրօնի՛միք գ. Անուն հայրանունական, հայրանուն:

Pátten փէ՛թթին գ. Սանդալ ոտից: — -maker, սանդալագործ: — of a pillar, խարիսխ սեան, կոճ:

To Pátter փէ՛թթըր բ, չ. Կարկտաձայն հնչել, տեղալ:

Páttern փէ՛թթըրն գ. Գաղափար, օրինակ, նախատիպ, տիպար, նախագաղափար, կանոն, յարացոյց, տարացոյց:

To Páttern, բ, ն. Օրինակել, գաղափարել, նմանեցուցանել. օրինակ լինել կամ ընծայել:

Paucíloquy փօսի՛լօքուի գ. Սակաւախօսութիւն, սակաւաբանութիւն:

Páucity փա՛ուսիթի գ. Սակաւութիւն, նուազութիւն, պակասութիւն:

Paunch փանչ գ. Փոր, որովայն:

To Paunch, բ, ն. Թափել զորովայնն, հանել զփորոտիս:

Paúper փօ՛փըր գ. Աղքատ, մուրացիկ:

Pause փօզ գ. Հանգիստ, դուլ, դադար. երկմտութիւն, տարակոյս:

To Pause, բ, չ. Հանգչել, դադարել, ըղկայ կամ զանգի առնուլ. քննել, կշռել:

Paúser փօ՛զըր գ. Որ հանգչի կամ զանգի առնու. որ քաջ կշռէ:

Pavan փավա՛ն գ. Ազգ մը պարու:

To Pave փէյվ բ, ն. Յատակել, սալայատակ յօրինել. հարթել:

Pávement փէ՛յվմէնթ գ. Յատակ, սալայատակ:

Páver, Pávier փէ՛վըր, փէ՛վիյըր գ. Որ յատակէ կամ սալայատակ յօրինէ:

Pavílion փէվի՛լիյըն գ. Վրան, խորան, տաղաւար. դրօշ:

To Pavílion, բ, ն. Վրան հարկանել. ձգել զխորան. պարզել զդրօշ. հովանի լինել:

Paw փօ գ. Թաթ, ճիրան, մագիլ:

To Paw, բ, ն. Դափը հատանել, փորել թաթիւ. ձեռնոտել. գգուել թաթիւ:

To Paw, բ, չ. Դափը հատանել, փորել զերկիր թաթիւ:

Páwed փօ՛տ ած. Ճիրանաւոր. լայնաթաթ, մեծամագիլ:

Pawn փօն գ. Գրաւ, երաշխաւորութիւն, առհաւատչեայ. մին 'ի նշանակաց սատրընջ խաղու:

To Pawn, բ, ն. Գրաւ դնել կամ արկանել, խոստանալ, երաշխաւոր լինել, դնել յերաշխի:

Páwnbroker փօ՛նպրօքըր գ. Որ տայ յերաշխի կամ գրաւականէ, վաշխառու:

Pay փէյ գ. Վճար, վարձ, թոշակ:

To Pay, բ, ն. Վճարել, հատուցանել, լնուլ զպարտս. քաւել. գան հարկանել, առնուլ զվրէժ, պատժել. վարձահատոյց լինել, տալ զտրիտուրն:

Páyable փէ՛յէպըլ ած. Վճարելի, հատուցանելի, արժանի:

Páyday փէ՛յտէյ գ. Օր հատուցման կամ վարձու:

Páyer փէ՛յըր գ. Վճարող, հատուցանող:

Páymaster փէ՛յմասթըր գ. Վճարիչ, հատուցանող, երաշխաւոր:

Páyment փէ՛յմէնթ գ. Վճարումն, հատուցումն. վճար, վարձ, թոշակ, փոխարէն, տրիտուր. պատիժ, գան, վրէժ:

Pea փի գ. Ոլոռն, բոյս ոլեռան:

Peace փիս գ. Խաղաղութիւն, անդորրութիւն, հանդիստ. միաբանութիւն, հաշտութիւն. ողջոյն. լռութիւն:

Peace! ձյն. Լո՛ւռ լեր:

Peáce-offering փի՛ս-օֆֆըրինկ գ. Զոհ քաւութեան, խաղաղական (զոհ):

Peáceable փի՛սէպըլ ած. Խաղաղ, խաղաղական, անդորր, խաղաղասէր:

Peáceableness փի՛սէպըլնէս գ. Խաղաղութիւն, հանդարտութիւն, անխռովութիւն, խաղաղասիրութիւն:

Peáceably փի՛սէպլի մ. Խաղաղութեամբ, ողջամբ, յանդորրու, անխռով, միաբան:

Peáceful փի՛սֆուլ ած. Խաղաղական, խաղաղաւէտ. խաղաղարար, խաղաղասէր. խաղաղ, անխռով, անդորր:

Peácefully փի՛սֆուլլի մ. Խաղաղութբ, անխռովաբար, յանդորրու:

Peácefulness փի՛սֆուլնէս գ. Խաղաղութիւն, անդորրութիւն:

Peácemaker փի՛սմէյքըր գ. Խաղաղարար, հաշտարար, հաշտեցուցիչ:

Peacepárted փիսփա՛րթէտ ած. Վախճանեալ կամ ննջեցեալ խաղաղութեամբ:

Peach փիչ գ. Դեղձ: - - tree, դեղձի: - - coloured, դեղձան:

To Peach, բ, չ. Ամբաստանել, չարախօս լինել:

Peáchick փի՛չիք գ. Ձագ սիրամարգի:

Peácock փի՛քօք գ. Սիրամարգ:

Peáhen փի՛հէն գ. Էգ սիրամարգ:

Peak փիք գ. Ծայր, գագաթն, կատար:

To Peak, բ, չ. Վատառողջ լինել, ակարանալ, վատթարանալ:

Peal փիլ գ. Ուժգին հնչիւն, թնդիւն, բոմբիւն, որոտումն, շառաչիւն:

To Peal, բ, ն. Թնդել, սաստիկ հնչեցուցանել, յարձակիլ 'ի վերայ աղաղակաւ:

To Peal, բ, չ. Ահեղաձայն հնչել, թնդալ, որոտալ:

Pear փէյր գ. Տանձ: - - tree, տանձի:

Pearl փէրլ գ. Մարգարիտ:

Pearl, գ. Լուսն, բիծ կամ նիշ աչաց:

Peárled փէ՛րլտ ած. Մարգարտազարդ, մարգարտաշար, մարգարտայեռ:

Peárleyed փէ՛րլայտ ած. Որ ունի լուսն կամ նիշ յաչս:

Peárly փէ՛րլի ած. Մարգարտազարդ, մարգարտեայ. մարգարտատեսիլ, մարգարտանման, մարգարտափայլ:

Peármain փէ՛յրմէյն գ. Ազգ խնձորոյ:

Peásant փէ՛զէնթ գ. Գիւղական, գեղջուկ:

Peásantry փէ՛զէնթրի գ. Գեղջուկք, գիւղականք:

Peáscod, Peáshell փի՛սքօտ, փի՛շէլ գ. Պատիճ կամ կեղեւ ոլեռան:

Pease փիզ գ. Ոլեռունք, կերակուր յոլեռանց:

Peat փիթ գ. Կոշտ մը հողոյ գալարի:

Peat, գ. Մանուկ կամ անասուն փոքրիկ սիրելի: Տես Pet.

Pébble, Pébblestone փէ՛պպըլ, փէ՛պպըլսթօն գ. Ազգ մը կճոյ, գայլախազ:

Pébble-crystal փէ՛պպըլ-քրիսթէլ գ. Ազգ մը բիւրեղի:

Pébbled փէ՛պպըլտ ած. Լի գայլախազիւք:

Pébbly փէ՛պպլի ած. Լի գայլախազիւք կամ ամրակուռ խճիւք:

Peccabílity փէքքէպիլիթի գ. Մեղանչականութիւն:

Péccable փէքքէպըլ ած. Մեղանչական:

Peccadíllo փէքքէտիլօ գ. Մեղք փոքր, թեթև յանցանք:

Péccancy փէքքէնսի գ. Վատթարութի՛ւն, ախտակարութիւն, ժանտութիւն, ապականութիւն:

Péccant փէքքէնթ ած. Յանցաւոր, յանցուցեալ, մեղանչական. յոռի, վատթար, չար, ապականեալ. սխալ, վրիպակ, թերի, անկրաւ:

Peck փէք գ. Չափ ինչ ցամաք նիւթոց առ անգղիացիս. բազմութիւն կամ քանակութիւն մեծ:

To Peck, բ, ն. Կտցել, կտցահարել. ուտել կտցաւ. խթանել. հարկանել, բաղխել:

Pécker փէքըր գ. Որ կտցահարէ կամ հարկանէ. թռչուն ինչ:

Péckled փէքըլտ ած. Պիսակ, խայտաբղէտ, խայտաճամուկ:

Péctinal, Péctinated փէքթինէլ, փէքթինէթէտ ած. Սանտրաձև:

Pectinátion փէքթինէյշըն գ. Յօրինուած սանտրաձև: [կար կրծոց:

Péctoral փէքթորէլ ած. Կրծոց, օգտա-

Péctoral, գ. Լանջապանակ, լանջափակ:

Péculate, Peculátion փէքիուլէյթ, փէքիուլէյշըն գ. Գանձահատութիւն:

Peculátor փէքիուլէյթըր գ. Գանձահատ, գանձակողոպուտ:

Pecúliar փիքիուլիըր գ. Առանձին յատկութիւն, սեպհականութիւն, առանձնականութիւն. առանձին իրաւատութիւն:

Pecúliar, ած. Առանձին, մասնաւոր, յատուկ, սեպհական:

Peculiárity փիքիուլիէրիթի գ. Առանձին յատկութիւն, մասնաւորութիւն:

Pecúliarly փիքիուլիըրլի մ. Առանձինն, առանձին իմն, յատկէս:

Pecúniary փիքիունիըրի ած. Դրամոյ:

Ped փէտ գ. Կողգին. կողով, զամբիւղ, սակառի:

Pedagógical փէտէկօճիքէլ ած. Մանկածուի, դաստիարակի, վարժապետի:

Pédagogue փէտէկօկ գ. Մանկածու, դաստիարակ մանկանց, վարժապետ:

To Pédagogue, բ, ն. Վարդապետել կամ ուսուցանել խրոխտաբար:

Pédagogy փէտէկօճի գ. Մանկածութի՛ւն, դաստիարակութիւն մանկանց:

Pédal փիտէլ ած. Ոտին. ոտնաչափ:

Pédals փէտէլզ գ. Ոտնափողք երգիոնի:

Pedáneous փիտէնիըս ած. Հետևակ, ոտնաւոր: [տակ:

Pédant փէտէնթ գ. Վարժապետ. իմաս-

Pedántic, Pedántical փիտէնթիք, փիտէնթիքէլ ած. Իմաստակական:

Pedántically փիտէնթիքէլլի մ. Իմաստակօրէն:

Pédantry փէտէնթրի գ. Իմաստակութի՛ւն, վարդապետական եղանակ, սնոտի պարծանք գիտութեան:

To Péddle փէտտըլ բ, չ. Ժամավաճառ լինել 'ի սնոտիս, յածիլ զսնոտեօք:

Péddling փէտլին ած. Սնոտի, չնչին, ընդունայն:

Pédestal փէտէսթէլ գ. Խարիսխ սեան, ներքնախարիսխ, պատուանդան:

Pedéstrious փէտէսթրիըս ած. Հետևակ, ոտնաւոր:

Pédicle փէտիքըլ գ. Կանթ (պտղոց և տերևոց): [(ախտ):

Pedícular փիտիքիուլըր ած. Ոջլական

Pédigree փէտիկրի գ. Ազգաբանութիւն, ազգահամար, ծնունդ, զարմ:

Pédiment փէտիմէնթ գ. Զարդ ինչ ճարտարապետական:

Pédler փէտլըր գ. Փերեզակ, անհշան կրպակաւոր, որ շրջեցուցանէ զվաճառս:

Pédlery փէտլըրի գ. Չնչին վաճառք, վաճառք փերեզակի:

Pedobáptism փէտօպէփթիզմ գ. Մկրտութիւն մանկանց:

Pedobáptist փէտօպէփթիսթ գ. Մկրտիչ մանկանց. որ ընդունի զմկրտութիւն մանկանց:

Peel փիլ գ. Թիակ փռան:

Peel, գ. Կաշի, մաշկ, կեղև:

To Peel, բ, ն. Հանել, կեղևել, զերծանել. յափշտակել, կողոպտել:

Peéler փիլըր գ. Որ կեղևէ կամ հանէ զմաշկն. կողոպտիչ, աւարառու:

Peep փիփ գ. Երևումն, ծագումն, ելք. գաղտ զննութիւն, դիտողութիւն:

To Peep, բ, չ. Երևիլ, 'ի լոյս ընծայիլ, բղխել, ծագել, ընձիւղիլ, բողբոջիլ, ցցուիլ, բուսանիլ. հայել ծածկաբար, դիտել, զննել, լրտեսել:

Peéper փիփըր գ. Նորածին ձագ հաւու:

Peéphole, Peépinghole փիփհօլ, փիփինհօլ գ. Ծակ, փապ հայեցիկ 'ի տախտակամածս յատակի տան:

Peer փիր գ. Հաւասար, հաւասարակից, ընկեր, օգնական. ազատ, աւագ, սեպուհ, տանուակալ:

To Peer, բ, չ. Երևիլ, 'ի լոյս ընծայիլ, ծագել, ելանել. դիտել, լրտեսել, գաղտ ակնարկել կամ զննել:

Peérage փիրէճ գ. Աւագութիւն, ազնուականութիւն. աւագորեար, ազատանի, աւագանի:

Péerdom փի՛րտըմ գ. Աւագութիւն, ազնուականութիւն:

Peéress փի՛րէս գ. Մեծուհի, աւագուհի, իշխանուհի:

Peérless փի՛րլէս ած. Անզուգական, անհամեմատ, գերազանց, չնաշխարհիկ:

Peérlessness փի՛րլէսնէս գ. Անզուգականութիւն, գերազանցութիւն:

Peévish փի՛վիշ ած. Դեղ, դաժան, այլանդակ, դժուարաբարոյ, դիւրազգրգիռ, դժուարահաճ, անտանելի:

Peévishly փի՛վիշլի մ. Դեղութեամբ, դժպհի գնացիւք, այլանդակս, կամակորութեամբ:

Peévishness փի՛վիշնէս գ. Դեղութիւն, կամակորութիւն, դժուարամտութիւն, ժանտութիւն, անհաւանութիւն:

Peg փէկ գ. Ծերտ ծայրասուր, երիթ, սեպ. բոյթ կամ սեպ նուագարանաց: To take a – lower, ընկճել, նուաճել, ցածուցանել, իջուցանել:

To Peg, բ, ն. Հաստատել սեպիւք, հեղուսել, վարսել:

Pelf փէլֆ գ. Անցաւոր ինչք, մեծութիւն, հարստութիւն, ոչինչ, սնոտիք:

Pélican փէ՛լիքէն գ. Հաւալուսն:

Pélisse փէլի՛ս գ. Մաշկեակ, մուշտակ:

Pell փէլ գ. Կաշի. մագաղաթ:

Péllet փէ՛լլիթ գ. Գունտ, գնտակ:

Pélleted փէ՛լլիթէտ ած. Գնտակալից:

Péllicle փէ՛լլիքըլ գ. Մաշկեակ, կաշի, մագաղաթ. թաղանթ, միզն, փառ:

Péllitory փէ՛լլիթըրի գ. Խոտ ինչ:

Péllmell փէ՛լմէլ մ. Խառնիխուռն, անկարգս, չփոթաբար:

Pellúcid փէլլիու՛սիտ ած. Ջինջ, պայծառ, թափանցիկ:

Pellucídity, Pellúcidness փէլլիուսի՛տիթի, փէլլիու՛սիտնէս գ. Պայծառութիւն, թափանցկութիւն:

Pelt փէլթ գ. Մորթ, կաշի:

To Pelt, բ, ն. Հարկանել, քարկոծ առնել. ընկենուլ, ձգել, արձակել:

Pélting փէ՛լթինկ ած. Նուաստ, չնչին, ողորմելի, դուզնաքեայ: [ճառ:

Péltmonger փէ՛լթմընկըր գ. Մորթավա-

Pélvis փէ՛լվիս գ. Ստորին մասն փորոյ կամ արգանդի:

Pen փէն գ. Գրիչ. փետուր. թև. հաւատուն, վանդակ հաւուց. փարախ, համգրուան անդեաց:

To Pen, բ, ն. Փակել, արգելուլ, տաւաղել. գրել, արձանագրել, 'ի գիր անցուցանել, շարագրել:

Pénal փի՛նէլ ած. Պատժական, պատուհասի. վրէժխնդիր, տանջողական:

Penálity փինէ՛լիթի գ. Պատիժ, պատուհաս, գործ պատժոյ:

Pénalty փէ՛նէլթի գ. Պատիժ, պատուհաս, տանջանք. տոյժ, տուգանք:

Pénance փէ՛նէնս գ. Ապաշխարանք, պատիժ, ճգնութիւն:

Pence փէնս. Տես Penny.

Péncil փէ՛նսիլ գ. Վրձին, գրիչ նկարչաց. գրիչ կապարեայ, մատիտ:

To Péncil, բ, չ. Նկարել:

Péndant փէ՛նտէնթ գ. Գինդ, գորշապահանգ. առկախեալ ինչ առ 'ի զարդ. ճօճանակ. դրօշ ինչ նաւու:

Péndence փէ՛նտէնս գ. Հակամիտութիւն, հակումն:

Péndency փէ՛նտէնսի գ. Յապաղումն:

Péndent փէ՛նտէնթ ած. Կախեալ, առկախեալ, 'ի կախ. ցցուեալ արտաքս:

Pénding փէ՛նտինկ ած. Ոչ վճռեալ, ոչ որոշեալ, 'ի կախ, տարաժամ:

Pendulósity, Péndulousness փէնտիուլօ՛սիթի, փէ՛նտիուլըսնէս գ. Լինելն առկախեալ, առկախումն:

Péndulous փէ՛նտիուլըս ած. Կախեալ, առկախեալ, 'ի կախ:

Péndulum փէ՛նտիուլըմ գ. Ճօճանակ, առկախեալ ծանրութիւն կամ գունտ:

Penetrabílity փէնիթրէպի՛լիթի գ. Թափանցականութիւն, թափանցելութիւն:

Pénetrable փէ՛նիթրէպըլ ած. Թափանցելի, թափանցիկ:

Pénetrancy փէ՛նիթրէնսի գ. Թափանցկութիւն, թափանցումն:

Pénetrant փէ՛նիթրէնթ ած. Թափանցող, հատու, ազդու. հասու:

To Pénetrate փէ՛նիթրէյթ բ, ն. Թափանցել, ընդմտանել, մտանել 'ի խորս. ազդել. քաջ հասու լինել. խելամուտ լինել:

To Pénetrate, բ, չ. Թափանցել, մտանել 'ի խորս. խորամուխ կամ հասու լինել:

Penetrátion փէնիթրէ՛յշըն գ. Թափանցումն. խելամտութիւն. սրամտութիւն, նրբամտութիւն:

Pénetrative փէ՛նիթրէթիվ ած. Թափանցական, թափանցող, կորովամիտ, սրամիտ. սուր, ազդու, սաստիկ, անհնարին:

Pénetrativeness փէ՛նիթրէթիվնէս գ. Թափանցականութիւն:

Pénguin փէ՛նկուին գ. Թանձր (Թռչուն):

Península փէնի՛նսիուլէ գ. Ցամաքակղզի, թերակղզի:

Penínsulated փէնի՛նսիուլէյթէտ ած. Գոգցես շրջապատեալ 'ի ջուրց, իբրև թերակղզի:

Pénitence փէ՛նիթէնս գ. Ապաշխարութիւն, զղջումն, ապաշաւ:

Pénitent փէ՛նիթէնթ գ. Ապաշխարող, զղջացող. խոստովանորդի:

Pénitent, ած. Ապաշխարող, զղջացեալ:

Peniténtial փէնիթէ՛նշէլ ած. Ապաշխարութեան, զղջման, ապաշաւանաց:

Peniténtial, գ. Կանոնագիրք ապաշխարութեան:

Peniténtiary փէնիթէ՛նշէրի գ. Ապաշխարողաց այր. ապաշխարող կամ պատժապարտ վասն յանցանաց. ապաշխարան:

Pénitently փէ՛նիթէնթլի մ. Ապաշխարութեամբ, զղջմամբ:

Pénknife փէ՛ննայֆ գ. Զմելին գրչաց:

Pénman փէ՛նմէն գ. Գրիչ. գծիր. մատենագիր, հեղինակ:

Pénnached փէ՛ննաչտ ած. Երփնատերև (ծաղիկ):

Pénnant փէ՛ննէնթ գ. Դրօշ, նշան, նշանակ. չուան առ 'ի ձգել զբեռինս:

Pénnated փէ՛ննէթէտ ած. Թևաւոր. փետրաւոր. վարսաւոր:

Pénner փէ՛ններ գ. Գրիչ, մատենագիր, գրչաւոր. կաղամար, գրչաման:

Pénniless փէ՛ննիլէս ած. Անարծաթ, անինչ, աղքատ:

Pénnon փէ՛ննըն գ. Դրօշ:

Pénny փէ՛ննի (յոգն. Pennies և Pence) գ. Փող (փոքրիկ դրամ անգղիացւոց, երկոտասաներորդ մասն միոյ շիլլինի). փոքր ինչ գումար արծաթոյ. արծաթ, դրամ:

Pénnyroyal փէ՛ննիրօյէլ գ. Ազգ ինչ անանխոյ:

Pénnyweight փէ՛ննիուէյթ գ. Կշիռ քսան և չորս գարեհատոց:

Pénnywise փէ՛ննիուայզ ած. Որ 'ի խնդիր կամ 'ի պահեստ սակաւուն՝ մեծամեծս վատնէ:

Pénnyworth փէ՛ննիուըրթհ գ. Արժէք միոյ փողոյ. սակարկութիւն, գնումն կամ վաճառ դրամով. սակաւագին ինչ. փոքր քանակ, սակաւ ինչ, խուռն մի, դոյզն ինչ:

Pénsile փէ՛նսիլ ած. Կախեալ, առկախեալ. վերամբարձ:

Pénsileness փէ՛նսիլնէս գ. Լինելն առկախեալ:

Pénsion փէ՛նշըն գ. Թոշակ, ռոճիկ, հասոյթ:

To Pénsion, բ, ն. Տալ թոշակ կամ ռոճիկ, թոշակել:

Pénsionary փէ՛նշընէրի ած. Թոշակեալ, թոշակառու, հասութաւոր:

Pénsioner փէ՛նշըներ գ. Հասութաւոր, թոշակառու:

Pénsive փէ՛նսիվ ած. Մտախոհ, հոգած, բազմահոգ, տխուր:

Pénsively փէ՛նսիվլի մ. Յառեալ 'ի խորհուրդս, հոգով, տրտմութեամբ, տխրագին:

Pénsiveness փէ՛նսիվնէս գ. Հոգ, յոյզք խորհրդոց, տագնապ մտաց, թաղծութիւն, տրտմութիւն:

Pent փէնթ. Անցեալ ընդունելութիւն to Pen բայի:

Pentacápsular փէնթէքէ՛փսիուլէր ած. Որ ունի հինգ խուռջս կամ սերմնարանս:

Péntachord փէ՛նթէքօրտ ած. Հնգալի (նուագարան):

Pentaédrous փէնթէի՛տրըս ած. Հնգդիմի, հնգակողմեան:

Péntagon փէ՛նթէկօն գ. Հնգանկիւն:

Pentágonal փէնթէ՛կօնէլ ած. Հնգանկիւնի:

Pentámeter փէնթէ՛միթըր գ. Հնգոտնեան ոտանաւոր (լատինական):

Pentángular փէնթէ՛նկիուլէր ած. Հնգանկիւնի:

Pentapétalous փէնթէփէ՛թէլըս ած. Հնգատերևեան:

Péntaspast փէ՛նթէսփէսթ գ. Հնգաճախարակեայ մեքենայ:

Pentástic փէնթէ՛սթիք գ. Հնգատողեան ոտանաւոր:

Péntastyle փէ՛նթէսթայլ գ. Հնգակարգեան սեամբք զարդարեալ (սրահ):

Péntateuch փէ՛նթէթիուք գ. Հնգամատեան, հինգ գիրք Մովսէսի:

Péntecost փէ՛նթիքօսթ գ. Պէնտէկոստէ, հոգեգալուստ:

Pentecóstal փէնթիքօ՛սթէլ ած. Հոգեգալստեան:

Pénthouse, Péntice փէ՛նթհաուս, փէ՛նթիս գ. Յարկածածկոյթ,, հովանի, քիւ տանեաց:

Péntile փէ՛նթայլ գ. Կղմինար տանեաց:

Penúltimate փինը՛լթիմէյթ ած. Վերջընթեր:

Penúmbra փինը՛մպրէ գ. Թերաստուեր:

Penúrious փինիու՛րիըս ած. Ոլիշտ, կծծի. կարօտ, չքաւոր, տառապեալ:

Penúriously փինիու՛րիըսլի մ. Ճշգիւ, խնայելով. կարօտութեամբ, տառապանօք:

Penúriousness փինիու՛րիըսնէս գ. Ոլշտութիւն, ճշգութիւն, խնայումն. չքաւորութիւն, պակասութիւն:

Pénury փէ՛նիուրի գ. Պակասութիւն, կարօտութիւն, չքաւորութիւն, սով, տառապանք, նուաղութիւն, աղքատութիւն:

Péony փի՛օնի գ. Մատուտակ:

Péople փի՛փլ գ. Ժողովուրդ, ազգ, տոհմ. պար, գունդ, բազմութիւն. ամբոխ, խառնիճաղանջ. մարդիկ, անձինք, ամենայն ոք:

To Péople, բ, ն. Բազմացուցանել, բազմամարդ առնել, լնուլ բնակչօք:

Pépper փէ՛փփըր գ. Պղպեղ: --box, պղպեղաման: --corn, հատ պղպեղի, հա-

տապղպեղ: — -mint, անանուխ ինչ: — -wort, բոյս ինչ:

To Pépper, բ. ն. Համեմել պղպեղաւ. հարկանել, գանակոծ առնել, բաղխել:

Péptic փէփթիք ած. Մարսեցուցիչ:

Peracúte փէրէքիուտ ած. Քաջասուր, կարի խիստ սաստիկ, ուժգին:

Peradvénture փէրէտվէնչիուր մ. Թերևս, գուցէ: Without —, անշուշտ, անտարակոյս:

To Perágrate փէրէկրէյթ բ. ն. Յածիլ, շրջիլ, շուրջ գալ, անցանել:

Peragrátion փէրէկրէյշըն գ. Յածումն, ընթացք, շրջան, շրջագայութիւն:

To Perámbulate փէրէմպիուլէյթ բ. ն. Շրջիլ, գնալ, անցանել ընդ, յածիլ. դիտել, յայց ելանել:

Perambulátion գ. Յածումն, գնացք, անցք, շրջան. զննութիւն, դիտողութիւն զճանապարհայն. սահման, թեմ, իրաւասութիւն. այցելութիւն:

Percáse փէրքէյս մ. Գուցէ, թերևս:

Percéivable փէրսիվէպլ ած. Իմանալի, հասանելի, զգալի, տեսանելի:

Percéivably մ. Զգալի օրինակաւ, երևելապէս, յայտնապէս:

To Perceíve փէրսիվ բ. ն. Զգալ, տեսանել, առնուլ, ընդունել. իմանալ, ըմբռնել, 'ի միտ առնուլ, ճանաչել, գիտել:

Perceptibílity գ. Իմանալութիւն. ըմբռնումն, իմացումն, հասումն:

Percéptible ած. Իմանալի, զգալի, ըմբռնելի, տեսանելի:

Percéptibly Տես Perceivably.

Percéption գ. Ըմբռնումն, հասումն, իմացումն, ճանաչումն, գիտութիւն. դիտողութիւն, զննութիւն. ծանօթութիւն, գաղափար. ընդունելութիւն, յարմարութիւն առ ընդունել:

Percéptive ած. Ըմբռնող, հասողական:

Perceptívity գ. Ըմբռնողութիւն, հասումն:

Perch փէրչ գ. Ձուկն ինչ գետային:

Perch, գ. Ձող, ձողաչափ. թառ կամ դադարք հաւուց:

To Perch, բ. չ. Թառիլ, դադարիլ (հաւուց և թռչնոց):

To Perch, բ. ն. Դադարեցուցանել կամ նստուցանել 'ի վերայ:

Percháncе փէրչէնս մ. Գուցէ, թերևս:

Percípient ած. Ըմբռնող, իմացական, հասու, խելամուտ:

Percípient, գ. Ըմբռնող, իմացող:

To Pércolate փէրքօլէյթ բ. ն. Քամել, պարզել, անցուցանել ընդ:

Percolátion փէրքօլէյշըն գ. Մզումն, պարզումն, թորումն:

To Percúss փէրքըս բ. ն. Հարկանել:

Percússion փէրքըշըն գ. Բաղխումն, հարուած, բաղխիւն. հնչիւն ձայնի:

Percútient գ. Հարկանող, որ բաղխէ, ձայնահան:

Perdítion փէրտիշըն գ. Կորուստ, մահ, կործանումն, սատակումն, վնաս, չարիք, ապականութիւն. դատապարտութիւն:

Pérdue մ. Ի դարանի, գաղտ, լռելեայն, 'ի ծածուկ:

Pérdulous ած. Կորուսեալ, մոլոր, ընդունայն:

Pérdurable ած. Տևական, տևողական:

Pérdurably մ. Մշտնջենաբար, մշտատև, յարաժամ, միշտ:

Perdurátion գ. Տևողութիւն, տևողականութիւն, հանապազորդութիւն, անընդհատութիւն:

To Péregrinate բ. չ. Պանդխտանալ, տարագնաց լինել:

Peregrinátion գ. Պանդխտութիւն, նժդեհութիւն, ուղեգնացութիւն:

Péregrine ած. Նժդեհ, պանդուխտ, օտար, օտարոտի, եկամուտ:

To Perémpt բ. ն. Խափանել, ջնջել, կորուսանել:

Perémption գ. Ջնջումն, բարձումն (ըստ իրաւագիտաց):

Perémptorily մ. Վճռաբար, տիրապէս, բացարձակ, անշուշտ, անտարակոյս, անհրաժեշտ:

Perémptoriness գ. Որոշումն, վճիռ, հաստատութիւն:

Perémptory ած. Վճռական, որոշիչ, վերջին, բացարձակ. յանդուգն, տիրաբար. անշուշտ, հաստատ, անտարակոյս, անհրաժեշտ, աննահանջելի:

Perénnial ած. Մշտաբուղխ, անսպառ, մշտնջենաւոր, մշտատև, յարակայ, հանապազորդ, անդադար:

Perénnity գ. Մշտնջենաւորութիւն, անսպառութիւն:

Pérfect ած. Կատարեալ, անթերի, անպակաս, ամբողջ. ուսումնեալ, վարժ, քաջակիրթ, հմուտ, ներհուն. ամբիծ, անարատ, մաքուր. վսեմ, աներկեան, քաջայոյս:

To Pérfect, բ. ն. Կատարել, կատարելագործել, ուսուցանել, լնուլ. տեղեակ առնել, ծանուցանել, ցուցանել:

Pérfecter գ. Կատարիչ, բովանդակիչ, ուսուցող:

Perféction փըրֆէքշըն գ. Կատարումն, լրումն, աւարտ, կատարած, բովանդակութիւն. կատարելութիւն, կատարեալ առաքինութիւն, առաւելութիւն, գերազանցութիւն, պարծանք. ստորոգելիք Աստուծոյ. յառաջադիմութիւն, զարգացումն:

To Perféctionate փըրֆէքշընէյթ բ, ն. Կատարելագործել, յառաջադէմ ընծայել:

Perféctive փըրֆէքթիվ ած. Կատարիչ, բովանդակիչ, լցուցիչ:

Perféctively փըրֆէքթիվլի մ. Իբրև զկատարիչ, իբրև զլցուցիչ:

Pérfectly փըրֆէքթլի մ. Կատարելագոյնս. կատարելապէս, անթերի, անպակաս, լի, բովանդակ, համբուն, քաջ:

Pérfectness փըրֆէքթնէս գ. Կատարելութիւն, գերազանցութիւն. առաքինութիւն, բարութիւն. ճարտարութիւն:

Perfídious փըրֆիտիըս ած. Նենգաւոր, ուխտադրուժ, անհաւատարիմ, անիրաւ, նենգամիտ:

Perfídiously փըրֆիտիըսլի մ. Նենգաւ, դրժողութեամբ, անհաւատարմութեամբ:

Perfídiousness փըրֆիտիըսնէս գ. Նենգամտութիւն, անհաւատարմութիւն:

Pérfidy փըրֆիտի գ. Նենգութիւն, դաւաճանութիւն, անհաւատարմութիւն:

Pérflable փըրֆլէպըլ ած. Հողմաշունչ, հովասուն:

To Pérflate փըրֆլէյթ բ, ն. Շնչել ընդ:

Perflátion փըրֆլէշըն գ. Շնչումն, փչումն:

To Pérforate փըրֆորէյթ բ, ն. Ծակել, խոցել, բանալ:

Perforátion փըրֆորէշըն գ. Ծակումն, ծակուած, ծակ, անցք:

Perforátor փըրֆորէթըր գ. Գչիր. շաղափ, գայլիկոն (տակառի):

Perfórce փըրֆորս մ. Բռնի, ակամայ:

To Perfórm փըրֆորմ բ, ն. Գործել, կատարել, լնուլ, բովանդակել, վճարել, աւարտել:

To Perfórm, բ, չ. Յաջողիլ, աւարտիլ:

Perfórmable փըրֆորմէպըլ ած. Առնելի, կատարելի, գործադրելի:

Perfórmance փըրֆորմէնս գ. Գործադրութիւն, լրումն, կատարումն, բովանդակութիւն, աւարտումն. գործ, արարք, հանդէս:

Perfórmer փըրֆորմըր գ. Գործադիր, կատարիչ, պաշտօնեայ, ճարտար:

To Pérfricate փըրֆրիքէյթ բ, չ. Շփել:

Perfúmatory փըրֆիումէթըրի ած. Ծխանելի:

Perfúme փըրֆիում գ. Ծխանելիք, բուրմունք անուշից, հոտ անոյշ, օծանելիք:

To Perfúme, բ, ն. Ծխել, բուրել զհոտ ծխանելեաց, օծանել իւղովք անուշիւք:

Perfúmer փըրֆիումըր գ. Որ վաճառէ անուշահոտ ծխանելիս կամ անուշունս, իւղեփեաց, իւղավաճառ:

Perfúnctorily, Perfúnctory փըրֆընքթըրիլի, փըրֆընքթըրի մ, և ած. Վեր 'ի վերոյ, հպանցիկ, փութկոտապէս, անհոգ, անփոյթ:

To Perfúse փըրֆիուզ բ, ն. Սրսկել, ցօղել, ծաւալել, լնուլ, ոռոգել:

Perháps փըրհէփս մ. Գուցէ, թերևս, մի թէ, արդեօք:

Périapt փէրիէփթ գ. Յուռութութիւնք, բժժանք:

Pericárdium փէրիքարտիըմ գ. Սրտապատ, մաշկ սրտի կենդանեաց:

Pericárpium փէրիքարփիըմ գ. Պարուտակ, պատիճ:

Periclitátion փէրիքլիթէշըն գ. Վտանգ. փորձ, հանդէս: [թնամաշկ:

Pericránium փէրիքրէնիըմ գ. Գագա-

Perículous փէրիքիուլըս ած. Վտանգաւոր, բազմավտանգ:

Perigée, Perigéum փէրիճի, փէրիճիըմ գ. Երկրամերձ կամ մերձակէտ (ըստ աստեղաբաշխից):

Perihélium փէրիհիլիըմ գ. Արևամերձ կամ արևամերձութիւն մոլորակաց:

Péril փէրիլ գ. Վտանգ, կորուստ, վնաս:

Périlous փէրիլըս ած. Վտանգաւոր, բազմավտանգ. կեղակարծ. աչագին, անհնարին, սոսկալի. ճարտար, հնարիմաց, խորամանկ:

Périlously փէրիլըսլի մ. Վտանգաւ:

Périlousness փէրիլըսնէս գ. Վտանգաւորութիւն:

Perímeter փէրիմիթըր գ. Պարաչափ, շրջապատ:

Période փիրիըտ գ. Պարբերութիւն, շրջան, կարգ. շրջան ժամանակաց. բոլորումն, աւարտ, վախճան, կէտ. պարբերութիւն բանի. երկարութիւն, տևողութիւն. կարգ անցից, յաջորդութիւն:

To Périod, բ, ն. Աւարտել, վախճանել, կնքել:

Periódic, Periódical փիրիօտիք, փիրիօտիքէլ ած. Պարբերական, շրջաբերական. կանոնաւոր, ժամանակեալ, պայմանեալ:

Periódically փիրիօտիքէլլի մ. Կարգաւ, շրջանաւ, պարբերաբար:

Perióstеum փէրիօսթիըմ գ. Ոսկրամիզն:

Períphery փէրիֆէրի գ. Շրջաբերութիւն, շրջապատ:

To Périphrase փէրիֆրէյզ բ, ն. Շրջաբանել, բացատրել շրջաբանութեամբ:

Períphrasis փէրի՛ֆրէսիս գ. Շրջաբանութի:

Periphrástical փէրիֆրէ՛սթիքէլ ած. Շրջաբանական, շրջաբանութեան:

Peripneumóny, Peripneumónia փէրիփնիումօ՛նի, փէրիփնիումօնիէ գ. Թոքաժեռութիւն, թոքացաւութիւն:

To Pérish փէ՛րիշ բ, չ. Կորնչել, մեռանել, սատակել, ընկղմել. անկանել, ծախել, մաշել, անցանել, եղծանել, ջնջել:

To Pérish, բ, ն. Կորուսանել, սատակել:

Périshable փէ՛րիշէպըլ ած. Կորստական, անցաւոր, վաղանցիկ:

Périshableness փէ՛րիշէպըլնէս գ. Կորստականութիւն, անցաւորութիւն:

Peristáltic փէրիսթէ՛լթիք ած. Սողնական (շարժումն):

Peristérion փէրիսթի՛րիըն գ. Աղաւնիճ:

Peristy'le փէրիսթա՛յլ գ. Շարք սեանց, սիւնազարդ բոլորակ, գաւիթ, պատշգամ:

Périsystole փէ՛րիսիսթօլ գ. Միջոց ընդ մէջ կծկման և թուլանաց (սրտի և շնչերակաց):

Peritonéum փէրիթօնի՛ըմ գ. Որովայնամաշկ:

Périwig փէ՛րիուիկ գ. Կեղծծամ, սլխտակ ծամ:

To Périwig, բ, ն. Կեղծծամ արկանել, դնել 'ի գլուխ իբր զալխտակ ծամ:

Périwinkle փէ՛րիուինքըլ գ. Խղունջն. տունկ ինչ անթառամ:

To Pérjure փէ՛րճիուր բ, ն. Սուտ երդնուլ, երդմնազանց լինել:

Pérjurer փէ՛րճըրըր գ. Ստերդումն, երդմնահար, երդմնազանց:

Pérjury փէ՛րճըրի գ. Սուտ երդումն, ստերդմնութի, երդմնահարութիւն, երդմնազանցութիւն:

Perk փէրք ած. Աշխոյժ, կայտառ, զուարթ, սէգ, պերճ, ահխպարանոց:

To Perk, բ, ն. Պճնել, զարդարել, շքեղացուցանել:

To Perk, բ, չ. Սիգալ, խրոխտալ, պերճանալ:

Pérmanence, Pérmanency փէ՛րմէնէնս, փէ՛րմէնէնսի գ. Տեւողութիւն, հաստատութիւն, յարակայութիւն. հանգիստ, դադարումն:

Pérmanent փէ՛րմէնէնթ ած. Մնայուն, անշարժ, յարակայ:

Pérmanently փէ՛րմէնէնթլի մ. Յանկ, հանապազ, միշտ, յարակայ հաստատութբ:

Permánsion փէրմէ՛նշըն գ. Տեւողութիւն, տեւականութիւն, հաստատութիւն, յարակայութիւն:

Pérmeable փէ՛րմիէպըլ ած. Թափանցիկ:

Pérmeant փէ՛րմիէնթ ած. Որ ընդմտանէ կամ անցանէ ընդ:

To Pérmeate փէ՛րմիէյթ բ, ն. Թափանցել կամ անցանել ընդ, ընդմտանել:

Permeátion փէրմիէ՛յշըն գ. Թափանցումն, անցումն ընդ:

Permíscible փէրմի՛սիպըլ ած. Խառնելի կամ խառնակելի:

Permíssible փէրմի՛սիպըլ ած. Թոյլի, ներելի:

Permíssion փէրմի՛շըն գ. Թոյլտուութի, ներումն, թոյլ, հրաման:

Permíssive փէրմի՛սիվ ած. Թոյլտուական, թոյլատրական. թոյլ տուեալ:

Permíssively փէրմի՛սիվլի մ. Թոյլտուութեամբ, ներելով:

Permístion փէրմի՛սչըն գ. Խառնումն, ընդխառնումն, խառնութիւն:

Pérmit փէ՛րմիթ գ. Գիր հրամանի, հրաման թոյլ տուեալ գրով:

To Permít փէրմի՛թ բ, ն. Թոյլ տալ, թողացուցանել, ներել, թողուլ, շնորհել. յանձն առնել, ընկենուլ, հաւատալ:

Permíttance փէրմի՛թթէնս գ. Թոյլտուութիւն, հրաման:

Permíxtion փէրմի՛քսչըն. Տ. Permistion.

Permutátion փէրմիութէ՛յշըն գ. Փոփոխութիւն, փոփոխումն, փոխանակութի:

To Permúte փէրմիու՛թ բ, ն. Փոփոխել, փոխել, փոխանակել:

Permúter փէրմիու՛թըր գ. Փոփոխիչ, փոխանակիչ:

Pernícious փէրնի՛շըս ած. Վնասակար, վտանգաւոր, չարաչար:

Perníciously փէրնի՛շըսլի մ. Վտանգաւ, չարաչար:

Perníciousness փէրնի՛շըսնէս գ. Վնասակարութիւն, չարութիւն:

Pernícity փէրնի՛սիթի գ. Երագութիւն, արագումն:

Perorátion փէրօրէ՛յշըն գ. Վերջաբանութիւն, վերջաբան:

To Perpénd փէրփէ՛նտ բ, ն. Կշռել, քննել, խորհել, զմտաւ ածել:

Perpénder փէրփէ՛նտըր գ. Քար ըստ լայնութեան որմոյն:

Perpéndicle փէրփէ՛նտիքըլ գ. Կապար կարկնի, կարակն հիւսանց, չափ:

Perpendícular փէրփէնտի՛քիուլըր ած. Ուղղահայեաց, ուղղագիծ:

Perpendícular, գ. Ուղղահայեաց գիծ:

Perpendícularly փէրփէնտի՛քիուլըրլի մ. Ուղղակի, ուղղահայեաց, ուղղագիծ:

Perpendiculárity փէրփէնտիքիուլէ՛րիթի գ. Ուղղահայեցութիւն:

Perpénsion փէրփէ՛նշըն գ. Մտադիւր քննութիւն:

To Pérpetrate փէ՛րփիթրէյթ բ, ն. Կատարել, գործել (զչարիս):

Perpetrátion գ. Չարագործութիւն, չարիք:

Perpétual ած. Մշտնջենաւոր, յարատեւ, անդադար, անընդհատ, մշտաբուղխ, անսպառ:

Perpétually մ. Միշտ, յաւէրժ, յաւերժաբար, հանապազ, անընդհատ:

To Perpétuate բ, ն. Մշտնջենաւոր կամ մշտատեւ առնել, յաւերժացուցանել. անընդհատ գործել, հանապազորդել:

Perpetuátion գ. Մշտնջենաւորութիւն, հանապազորդութիւն:

Perpetúity գ. Մշտնջենաւորութիւն, յարակայութիւն, յաւերժութիւն. հանապազորդութիւն:

Perpléx ած. Բազմակնճիռ, դժուարին, դժուարիմաց, տարտամ:

To Perpléx, բ, ն. Ի վարանս կամ յերկբայս արկանել, երկմտեցուցանել, վարանել. խառնակել, կնճռել, պատատել. նեղել, տանջել, խռովել:

Perpléxedly մ. Խառնակութեամբ, շփոթ կամ մթին իմն:

Perpléxedness գ. Վարանք, տարտամութիւն, անձկութիւն. կնճիռն, դժուարութիւն, մթութիւն:

Perpléxity գ. Վարանք, տարտամութիւն, անձկութիւն. մանուած, կնճիռն, դժուարութիւն:

Perpotátion գ. Արբեցութիւն, գինեհարութիւն:

Pérquisite գ. Ստացուած, օգուտ, շահ, առաւելութիւն:

Pérquisited ած. Ստացեալ, շահեալ:

Perquisítion գ. Խոյզ, խնդիր, հետազօտութիւն, զգուշագոյն քննութիւն:

Pérry գ. Օշարակ տանձի, տանձաջուր:

To Pérsecute բ, ն. Հալածել, զհետ պնդիլ. նեղել, չարչարել:

Persecútion գ. Հալածումն, հալածանք, նեղումն, չարչարանք:

Pérsecutor գ. Հալածիչ:

Persevérance գ. Յարատեւութիւն, երկայնմտութիւն, հաստատութիւն:

Persevérant ած. Յարատեւող, յարատեւ, հաստատուն:

To Persevére բ, չ. Յարատեւել, համբերել մինչեւ ի սպառ, երկայնամտել, կալ հաստատուն, կալ մնալ:

Persevéringly մ. Յարատեւութեամբ, համբերութեամբ, հաստատութեամբ, անշարժ:

To Persíst բ, չ. Կալ մնալ, յարակայել, հանապազորդել, տեւել:

Persístance, Persístancy գ. Յարակայութիւն, հաստատութիւն, պնդութիւն. յամառութիւն, խստութիւն:

Persístive ած. Հաստատուն, անշարժ, տեւողական, յարատեւ:

Pérson գ. Անձն, ոգի. անձնաւորութիւն. մարմին. մարդ, այր, կին, ոմն, ոք. դէմք, կերպարան, տեսիլ. պաշտօն, տեղի. դէմք (բայից եւ դերանուանց): In –, անձամբ, ինքնին:

Pérsonable ած. Անձնագեղ, վայելչադիտակ, գեղեցիկ տեսանելով. որ ունի իրաւունս դատ վարելոյ:

Pérsonage գ. Այր երեւելի. տեսիլ, կերպարան, դէմք, անձն. դիմակ. դերասան, խաղարկու (թատերական):

Pérsonal ած. Անձնական, անձին, յատուկ, առանձին. անձնաւորական. անձամբ, ներկայ. ըստ արտաքին կերպարանաց, ըստ մարմնոյ. շարժուն կամ շարժական (ինչք). դիմաւոր (բայք):

Personálity գ. Անձնաւորութիւն. առանձնաւորութիւն:

Pérsonally մ. Անձամբ, ինքնին, իւրովի, անձնաւորաբար. առանձինն, առանձին իմն. ըստ անհատին:

To Pérsonate բ, ն. Յանդիման առնել կամ երեւեցուցանել զանձն ուրուք. կերպարանել, ձեւացուցանել. ցուցանել, կեղծել, կեղծաւորել. յանձին բերել, բերել զնմանութիւն. նկարել, նկարագրել, կենդանագրել. ստորագրել, քաջ նկարագրել բանիւ:

Personátion գ. Կերպարանումն յանձին, կեղծիք, ձեւացուցանելն զանձն ուրուք, ծպտումն:

Personificátion գ. Դիմառնութիւն:

To Persónify բ, ն. Կերպարանել, առնուլ զդէմս, դիմառնութեամբ խօսել:

Pérspective գ. Դիտակն. հանդիպահայեցութիւն կամ ընդօրինակութիւն (մասն տեսաբանութեան). հայեցուած, երեւոյթ, տեսիլ:

Pérspective, ած. Հանդիպահայեաց, ընդհայեցողութեան, տեսաբանական:

Perspicácious ած. Սրատես, քաջատես, սրակն:

Perspicáciousness գ. Սրատեսութիւն:

Perspicácity փըրսփիքէսիթի գ. Սրատեսութիւն. Նրբութիւն, կորովութիւն (աչաց կամ մտաց), սրամտութիւն:

Perspícience փըրսփիշիէնս գ. Նրբահայեցութիւն:

Perspicúity փըրսփիքիուիթի գ. Պայծառութիւն, թափանցկութիւն. պարզութիւն, բացայայտութիւն, յստակութիւն:

Perspícuous փըրսփիքիուըս ած. Զինջ, պայծառ, թափանցիկ, լուսափայլ, յըստակ, լուսաւոր. պարզ, յայտնի, երևելի, բացայայտ:

Perspícuously փըրսփիքիուըսլի մ. Յայտնապէս, բացայայտակի, անաղօտաբար:

Perspícuousness փըրսփիքիուըսնէս գ. Պայծառութիւն, բացայայտութիւն, յայտնութիւն:

Perspírable փըրսփայրէպըլ ած. Արտաշնչելի. արտաշնչող, արտաշնչական:

Perspirátion փըրսփիրէշըն գ. Արտաշընչութիւն:

Perspírative փըրսփայրէթիվ ած. Արտաշնչական:

To Perspíre փըրսփայր բ, չ. Արտաշնչել, ցնդել ընդ ծակոտիս մարմնոյ:

To Perstrínge փըրսթրինճ բ, ն. Քերել առ, հարևանցի կամ կարճ 'ի կարճոյ անցանել: [զելի:

Persuádable փըրսուէտէպըլ ած. Համո-

To Persuáde փըրսուէտ բ, ն. Համոզել, հաւանեցուցանել, հաճել զմիտս. յորդորել, ամոքել, յօժարեցուցանել. հրապուրել, պատրել. ածել 'ի հաւանութիւն:

Persuáder փըրսուէտըր գ. Համոզիչ, հաւանեցուցիչ, յորդոր, հրապուրիչ:

Persuásible փըրսուէզիպըլ ած. Համոզելի, հաւանական: [ւանողութիւն:

Persuásibleness փըրսուէզիպըլնէս գ. Հա-

Persuásion փըրսուէժըն գ. Համոզումն, յորդոր, հրապոյրք. հաւանութիւն, կարծիք, յօժարամտութիւն:

Persuásive փըրսուէսիվ ած. Համոզիչ, հաւանողական, յորդորական, յաղթող:

Persuásively փըրսուէսիվլի մ. Համոզիչ կամ յորդոր բանիւք, հրապուրանօք:

Persuásiveness փըրսուէսիվնէս գ. Համոզումն, յորդոր, հրապուրանք:

Persuásory փըրսուէսըրի ած. Համոզիչ, հաւանողական, զօրաւոր:

Pert փըրթ ած. Աշխոյժ, առոյգ, զուարթ, արագամիտ. ժպիրհ, յանդուգն, համարձակ:

To Pertáin փըրթէյն բ, չ. Պատշաճիլ, անկ լինել:

Perterebrátion փըրթէրէպրէշըն գ. Ծակելն 'ի ձեռն շաղափոյ:

Pertinácious փըրթինէշըս ած. Յամառ, կամակոր, յանդուգն. հաստատուն, անշարժ, պինդ:

Pertináciously փըրթինէշըսլի մ. Յամառութեամբ. պնդապէս, ուժգնակի:

Pertinácity, Pertináciousness փըրթինէսիթի, փըրթինէշըսնէս գ. Յամառութիւն, կամակորութիւն, սատամբակութիւն. պընդութիւն, հաստատութիւն:

Pértinacy փըրթինէսի գ. Յամառութիւն, խստութիւն, յանդգնութիւն. հաստատութիւն, պնդութիւն:

Pértinence, Pértinency փըրթինէնս, փըրթինէնսի գ. Վերաբերութիւն, պատշաճութիւն, յարմարութն, յարաբերութն:

Pértinent փըրթինէնթ ած. Պատշաճ, վայելուչ, պատեհ, 'ի դէպ:

Pértinently փըրթինէնթլի մ. Ըստ պատշաճի, 'ի դէպ, 'ի ճահ, վայելչս:

Pértinentness փըրթինէնթնէս գ. Պատշաճողութիւն, վայելչութն, յարմարութն:

Pertíngent փըրթինճէնթ ած. Որ հասանէ կամ ժամանէ:

Pértly փըրթլի մ. Աշխուժութեամբ, արագ արագ, խնդամտաբար. յանդուգն, լրբաբար:

Pértness փըրթնէս գ. Յանդգնութիւն, կարի խիստ համարձակութիւն. աշխոյժք, վստահութիւն:

Pertránsient փըրթրէնշիէնթ ած. Անցանող, թափանցող:

To Pertúrb, to Pertúrbate փըրթըրպ, փըրթըրպէյթ բ, ն. Խռովել, ամբոխել, խառնակել, վրդովել, խանգարել:

Perturbátion փըրթըրպէշըն գ. Խռովութիւն, ամբոխումն, խառնակութիւն, աղմուկ, շփոթ:

Perturbátor փըրթըրպէթըր գ. Խռովիչ, ամբոխիչ, վրդովիչ, խռովարար:

Pertúsed փըրթիուզտ ած. Ծակեալ, ծակ:

Pertúsion փըրթիուժըն գ. Ծակելն, բացումն, ճեղքումն. ծակ, ճեղքուած:

To Perváde փըրվէյտ բ, ն. Ընդմտանել, սողոսկիլ. սփռիլ, ճապաղիլ:

Pervásion փըրվէժըն գ. Մուտք, սողոսկումն, ճապաղումն, թափանցումն:

Pérverse փըրվըրս ած. Թիւր, խոտորնակ, չար, խեռ, ստահակ, կամակոր, ժանտ, ապառում:

Pervérsely փըրվըրսլի մ. Խոտորնակս, չարութեամբ, չարաչար, ապառումս:

Pervérseness փըրվըրսնէս գ. Թիւրութիւն, խոտորնակութիւն, չարութիւն. ապականութիւն, խանգարումն:

Pervérsion փըրվըրշըն գ. Թիւրութիւն, խոտորումն, խանգարումն, ապականութն:

Pervérsity փըրվըրսիթի գ. Թիւրութի՛, խոտորնակութիւն, վատթարութիւն, ապիրատութիւն:

To Pervért փըրվըրթ բ, ն. Թիւրել, խոտորել, մոլորեցուցանել, շրջել. խանգարել, ապականել, եղծանել, տապալել, քակել:

Pervérter փըրվըրթըր գ. Թիւրիչ, ապականիչ, խանգարիչ, մոլորեցուցիչ:

Pervértible փըրվըրթիպըլ ած. Դիւրամոլար, բանսելուկ:

Pervicácious փըրվիքէշըս ած. Կամակոր, հեստ, խստապարանոց, ստամբակ:

Pervicáciously փըրվիքէշըսլի մ. Կամակորութեամբ, հեստութեամբ, ստամբակութեամբ, ապառումս:

Pervicáciousness, Pervicácity, Pérvicacy փըրվիքէշըսնէս, փըրվիքէսիթի, փըրվիքէսի գ. Կամակորութիւն, հեստութիւն, ստամբակութիւն, անհաւանութիւն:

Pérvious փըրվիըս ած. Բաց, դիւրամուտ, դիւրանց, թափանցիկ:

Pérviousness փըրվիըսնէս գ. Դիւրանցկութիւն, դիւրութիւն 'ի տալ անցս կամ մուտ:

Péruke փէրուք գ. Կեղծամ: --maker, կեղծամագործ:

To Péruke, բ, ն. Դնել 'ի գլուխն ըզկեղծամ:

Perúsal փիրուզըլ գ. Ընթերցումն, վերծանութիւն, քննութիւն:

To Perúse փիրուզ բ, ն. Ընթեռնուլ, վերծանել, յակն արկանել. քննել, դիտել, նայել:

Perúser փիրուզըր գ. Ընթերցող, վերծանող, քննիչ: [թացից ձիոյ:

Pesáde փիսէտ գ. Ճարժումն ինչ ըն-

Péssary փէսըրի գ. Դեղ ինչ արգանդի:

Pest փէսթ գ. Ժանտախտ, ժանտամահ, սրածութիւն, մահ տարաժամ. ապականութիւն, ժանտութիւն, վնաս:

To Péster փէսթըր բ, ն. Նեղել, խռովեցուցանել, աշխատ առնել, յոգնս ապաստան առնել, տանջել, ձանձրացուցանել. արգելուլ, խափանել, լնուլ. ապատակել:

Pésterer փէսթըրըր գ. Նեղիչ, խռովիչ, աշխատեցուցիչ:

Pésterous փէսթըրըս ած. Նեղիչ, ձանձրացուցիչ, չար, վնասակար:

Pésthouse փէսթհաուս գ. Անկելանոց ժանտախտի:

Pestíferous փէսթիֆըրըս ած. Վնասակար, մահաբեր, մահացու, չար. ժանտաբեր, ապականիչ, առիթ ժանտամահու:

Péstilence փէսթիլէնս գ. Ժանտախտ, ժանտամահ, սրածութիւն:

Péstilent փէսթիլէնթ ած. Ժանտաբեր, մահաբեր, մահացու, ապականիչ. կորստական, չար, անօրէն. դառնաշունչ, ժանտ:

Pestiléntial փէսթիլէնշըլ ած. Ժանտաբեր, մահաբեր, մահաշունչ. չար, վնասակար, ապիրատ, անօրէն, ժանտաժուտ:

Péstilently փէսթիլէնթլի մ. Զարաչար, վնասու, ապականութեամբ:

Pestillátion փէսթիլլէշըն գ. Լեսումն, մանրումն:

Péstle փէսթըլ գ. Սանդխառն:—of pork, ապուխտ ազդեր խոզի:

Pet փէթ գ. Զայրոյթ, դրդիռ, բարկութիւն, ցասումն. դառն փոքրիկ: Տ. Peat.

Pétal փիթըլ, փէթըլ գ. Տերեւ կամ թերթ ծաղկանց (ըստ անկաբանից):

Pétalous փէթըլըս ած. Տերեւազարդ, սաղարթաւոր:

Pétar, Pétard փիթար, փիթարտ գ. Փլուզիչ անօթ պատերազմիկ. ազգ ինչ հրացայտ փամփուշտի (ա՛ն. փէթարտիէ):

Petéchial փիթիքիըլ ած. Գիղաւոր կամ խաղաւարտաւոր (տենդ):

Péterwort փիթըրուըրթ գ. Խռնդատ, փղոմս:

Pétit փէթիթ ած. Փոքր, սակաւ, սուղ, խուն, դուզնաքեայ:

Petítion փիթիշըն գ. Խնդիր, աղերս:

To Petítion, բ, ն. Խնդրել, հայցել, աղերսել, աղերս արկանել:

Petítionarily փիթիշընէրիլի մ. Աղերսաբանութեամբ իմն, խնդրուածովք:

Petítionary փիթիշընէրի ած. Աղերսարկու, աղաչող. խնդրուածոց, աղերսանաց, աղաչանաց:

Petítioner փիթիշընըր գ. Աղերսարկու, խնդրող:

Pétitory փէթիթըրի ած. Խնդրողական (դատաստան):

Pétre փիթըր գ. Բորակ: Տես Nitre.

Petréscent փիթրէսէնթ ած. Քարացեալ, որ քարանայ:

Petrifáction փէթրիֆէքշըն գ. Քարացուցանելն. քարացումն, փոխարկումն 'ի քար. քարացեալ տունկք կամ կենդանիք, բրածոյք:

Petrifáctive, Petrífic փէթրիֆէքթիվ, փիթրիֆիք ած. Քարացուցիչ:

Petrificátion փէթրիֆիքէշըն գ. Բրածոյք, քարացեալ տունկք կամ կենդանիք:

To Pétrify փէթրիֆայ բ, ն. Քարացուցանել, փոխարկել 'ի քար, վիմատաւել. խըստացուցանել, պնդացուցանել:

To Pétrify, բ, չ. Քարանալ:

Petról, Petróleum փիթրօլ, փիթրօլիըմ գ. Նաւթ, քարաձիւթ:

Pétronel փէ՛թրօնէլ գ. Հրացան ինչ հեծելոց:

Pétticoat փէ՛թթիքօթ գ. Կոճկէն, պարեգօտ կանացի:

Pettifógger փէթթիֆօ՛կկըր գ. Փաստաբան գուզնաքեայ կամ ապէտ:

Péttiness փէ՛թթինէս գ. Փոքրկութիւն, նուաստութիւն, անպիտանութիւն:

Péttish փէ՛թթիշ ած. Դեգ, դժուարահաճ, այլանդակ, խորթաբարոյ:

Péttishness փէ՛թթիշնէս գ. Դեգութիւն, դժուարահաճութիւն, այլանդակութիւն, անոպայ բարք:

Péttitoes փէ՛թթիթօզ գ. Թաթ կամ կըճղակ խոզի. ոտն (առի 'ի նախատինս):

Pétto փէ՛թթօ գ. Կուրծք, խորք սրտի, խորհուրդք, միտք:

Pétty փէ՛թթի ած. Փոքր, նուաստ, չնչին, սորին, գուզնաքեայ, փանաքի:

Pétulance, Pétulancy փէ՛թիուլէնս, փէ՛թիուլէնսի գ. Ժպրհութիւն, յանդգնութիւն, խեռութիւն, սաստկութիւն, ապարասանութիւն:

Pétulant փէ՛թիուլէնթ ած. Ժպիրհ, յանդուգն, սաստիկ, խեռ, ապառում. շամբուշ, լիրբ, անառակ:

Pétulantly փէ՛թիուլէնթլի մ. Ժպրհութեամբ, լրբաբար, ապառումն:

Pew փիու գ. Նստարան վանդակապատ յեկեղեցւոջ:

Péwet փի՛ուիթ գ. Յոպոպ:

Péwter փի՛ութըր գ. Անագ. անագեայ ափսեայք կամ սկուտեղք:

Péwterer փի՛ութըրըր գ. Անագագործ, որ յօրինէ անագեայ անօթս:

Phænómenon ֆինօ՛մինօն գ. Տես Phenomenon.

Phálanx ֆէ՛լէնքս գ. Փաղանգ, գունդ, գումարտակ:

Phántasm, Phantásma ֆէ՛նթէզմ, ֆէնթէ՛զմէ գ. Ցնորք, առ աչօք տեսիլ, խօլական երեւոյթ:

Phantástic, Phantástical ֆէնթէ՛սթիք, ֆէնթէ՛սթիքէլ. Տես Fantastical.

Phántom ֆէ՛նթըմ գ. Տ. Phantasm.

Pharisáical ֆէրիսէ՛յիքէլ ած. Փարիսեցւոց. կեղծաւորեալ, խստական, փարիսական, առ երեւս:

Pharmacéutic, Pharmacéutical ֆարմէսիու՛թիք, ֆարմէսիու՛թիքէլ ած. Դեղաբանական, դեղագործութեան:

Pharmacólogist ֆարմէքօ՛լօճիսթ գ. Դեղաբան: [բանութիւն:

Pharmacólogy ֆարմէքօ՛լօճի գ. Դեղա-

Pharmacopoéia ֆարմէքօփի՛յէ գ. Դեղաբան, դեղաբանութիւն:

Pharmacópolist ֆարմէքօ՛փօլիսթ գ. Դեղավաճառ:

Phármacy ֆա՛րմէսի գ. Դեղագործութիւն:

Pháros, Phare ֆէ՛յրօս, ֆէյր գ. Փարոս, լապտեր, աշտարակ նաւահանգստից:

Pharyngótomy ֆէրինկօ՛թօմի գ. Որկորահատութիւն:

Phásel ֆէ՛զէլ գ. Լուբիա, դկուղ:

Phásis ֆէ՛յսիս (յոգն. phases) գ. Տեսիլ կամ երեւոյթ (լուսնի և մոլորակաց):

Phasm ֆէզմ գ. Ցնորք, առ աչօք տեսիլ, խօլական երեւոյթ:

Phéasant ֆէ՛զէնթ գ. Փասիան:

Pheer ֆի՛ր գ. Ընկեր: Գրի և Feer.

To Pheese ֆի՛զ ն, ն. Նկուն առնել, նուաճել, խոնարհեցուցանել:

Phenícopter ֆինի՛քօփթըր գ. Թռչուն ինչ:

Phénix ֆի՛նիքս գ. Փիւնիկ, արմաւ հաւ:

Phenómenon ֆինօ՛մինօն գ. Երեւոյթ. նորանշան ինչ:

Phíal ֆա՛յէլ գ. Շիշ, անօթ ապակի:

Philánthropy ֆիլէ՛նթհրօփի գ. Մարդասիրութիւն:

Philíppic ֆիլի՛փփիք գ. Փիլիպպեան երգիծաբանութիւն կամ կշտամբանք:

Philóloger ֆիլօ՛լօճըր գ. Բանասէր, ուսումնասէր, գիտնական:

Philológical ֆիլօլօ՛ճիքէլ ած. Բանասիրական:

Philólogist ֆիլօ՛լօճիսթ գ. Բանասէր, ուսումնասէր:

Philólogy ֆիլօ՛լօճի գ. Բանասիրութի, ուսումնասիրութիւն, սէր գրականութե կամ հմտութեան:

Phílomel, Philoméla ֆի՛լօմէլ, ֆիլօմի՛լէ գ. Սոխակ:

Phílomot ֆի՛լօմօթ ած. Ի գոյն ցամաքեալ կամ թարշամեալ տերեւոյ:

Philósopheme ֆիլօ՛սօֆիմ գ. Խնդիր իմաստասիրական:

Philósopher ֆիլօ՛սօֆըր գ. Իմաստասէր, փիլիսոփոս, փիլիսոփայ: –s stone, քար փիլիսոփայական (ըստ քիմիականաց):

Philosóphic, Philosóphical ֆիլօզօ՛ֆիք, ֆիլօզօ՛ֆիքէլ ած. Իմաստասիրական, փիլիսոփայական. քաջավարժ յիմաստասիրութեան. պարկեշտ, ժուժկալ:

Philosóphically ֆիլօզօ՛ֆիքէլլի մ. Իմաստասիրաբար, իբրև իմաստասէր, փիլիսոփայօրէն:

To Philósophize ֆիլօ՛սօֆայզ ն, ն. Իմաստասիրել:

Philósophy ֆիլօ՛սօֆի գ. Իմաստասիրութիւն, փիլիսոփայութիւն:

Phílter ֆի՛լթըր գ. Դեղ և դրգիռ սիրոյ, դեղատուութիւն:

To Philter, բ, ն. Շարժել 'ի սէր, դիւթել, բորբոքել զսէրն:

Phiz ֆիզ գ. Երեսք, դէմք, կերպարան: Տես Physiognomy ե. նշ: [հատ:

Phlebótomist ֆլէպօ՛թօմիսթ գ. Երակահատ:

To Phlebótomize ֆլէպօ՛թօմայզ բ, ն. Երակ հատանել, հանել զարիւն:

Phlebótomy ֆլէպօ՛թօմի գ. Երակահատութիւն:

Phlegm ֆլէմ գ. Մաղաս, պլղամ. հանդարտութիւն, դանդաղութիւն. ջուր (ըստ քիմիականաց):

Phlégmagogue ֆլէ՛կմէկօկ գ. Դեղ մաքրիչ պլղամի կամ մաղասոյ:

Phlegmátic ֆլէկմէ՛թիք ած. Մաղասային, մաղասական, պլղամոտ. ջրային. դանդաղ, ծանրաշարժ, թմբրամիտ:

Phlégmon ֆլէ՛կմօն գ. Տապ կամ տաքութիւն մարմնոյ. պալար գոյացեալ 'ի տապոյ մարմնոյ:

Phlégmonous ֆլէ՛կմօնըս ած. Տապախառն և արիւնալից (պալար):

Phleme ֆլիմ գ. Նշտրակ (վիրաբուժից):

Phlogíston ֆլօճի՛սթօն գ. Ոգի ինչ դիւրավառ (ըստ քիմիականաց). դիւրավառ կամ կիզանողական մասն մարմնոյ:

Phónics ֆօ՛նիքս գ. Գիտութիւն ձայնից կամ հնչմանց:

Phonocámptic ֆօնօքէ՛մթիք ած. Արձագանգայ:

Phósphor, Phósphorus ֆօ՛սֆըր, ֆօ՛սֆօրըս գ. Լուսաբեր, արուսեակ. փոսփոր:

Phrase ֆրէյզ գ. Ոճ կամ եղանակ խօսից. բան, ասացուած:

To Phrase, բ, ն. Կոչել, անուանել, յորջորջել:

Phraseólogy ֆրէզիօ՛լօճի գ. Ոճ բանից, կիրառութիւն ոճոյ:

Phréntic, Phrenétic ֆրէ՛նթիք, ֆրինէ՛թիք ած. Խելացնոր, մոլեգին, մոլի, ցնորեալ, կատաղի, խելագար:

Phrenítis ֆրինա՛յթիս գ. Մոլեգնութիւն, խելացնորութիւն:

Phrénsy ֆրէ՛նզի գ. Մոլեգնութիւն, խելացնորութիւն, մոլեգնութիւն, խելագարութիւն, անմտութիւն: Գրի և Frenzy.

Phthísic, Phthísis թի՛զիք, թհա՛յսիս գ. Թոքացաւ, լերդացաւ, թոքախտութիւն, ախտ ծիւրական:

Phthísical թի՛զիքէլ ած. Թոքացաւ, ծիւրական:

Phyláctery ֆիլէ՛քթէրի գ. Գրապանակ, հմայեակ, բժժանք:

Phy'sic ֆի՛զիք գ. Բժշկութիւն, բժշկականութիւն. դեղ, դեղորայք. դեղ մաքրողական:

To Phy'sic, բ, ն. Դեղ մատուցանել, բժշկել, բուժել, դարմանել:

Phy'sical ֆի՛զիքէլ ած. Բնական. բնաբանական, փիլիսոփական. բժշկական. առողջարար, օգտակար առողջութեան:

Phy'sically ֆի՛զիքէլլի մ. Բնապէս. բնաբանօրէն. ըստ կանոնաց բժշկութեան:

Physícian ֆիզի՛շըն գ. Բժիշկ. բնախօս, բնաբան:

Physicótheology ֆիզիքօ՛թհիօլօճի գ. Բնական աստուածաբանութիւն:

Physiógnomer, Physiógnomist ֆիզիօ՛կնօմըր, ֆիզիօ՛կնօմիսթ գ. Խարագիմայ, պատկերացոյց:

Physiognómic, Physiognomónic ֆիզիօկնօ՛միք, ֆիզիօկնօմօ՛նիք ած. Խարագիմայութեան, բնազննական, խարագիմայ:

Physiógnomy ֆիզիօ՛կնօմի գ. Խարագիմայութիւն, բնազննութիւն. գծագրութիւն կամ պատկեր դիմաց, դէմք, երես, կերպարան:

Physiológical ֆիզիօլօ՛ճիքէլ ած. Բնաբանական. մարդակազմութեան:

Physiólogist ֆիզիօ՛լօճիսթ գ. Բնախօս, բնաբան:

Physiólogy ֆիզիօ՛լօճի գ. Բնաբանութիւն, բնախօսութիւն. մարդակազմութիւն:

Phy'sy ֆի՛զի. Տես Fusee.

Phytívorous ֆայթի՛վըրըս ած. Խոտաճարակ, խոտաբուտ:

Phytógraphy ֆայթօ՛կրէֆի գ. Տնկագրութիւն, ճառ յաղագս տնկոց կամ բուսոց:

Phy'tology ֆա՛յթօլօճի գ. Տնկաբանութիւն, բուսաբանութիւն:

Píacle փա՛յէքլ գ. Անօրէնութիւն, յանցանք մեծեղեռն:

Piácular, Piáculous փայէ՛քիուլըր, փայէ՛քիուլըս ած. Քաւութեան. քաւելի. մեղանչական, մեծեղեռն, չար, անօրէն:

Pía-mater փա՛յէ-մէթըր գ. Ներքին մզնիք ուղղոյն:

Píanet փա՛յէնէթ գ. Թռչուն ինչ:

Piáster փայէ՛սթըր գ. Դահեկան ինչ տաճկաց և սպանիացւոց:

Piázza փիէ՛զզէ գ. Սրահ կամ գաւիթ կամարակապ:

Píca փա՛յքէ գ. Ազգ ինչ գրոց տպագրութե:

Picaróon փիքէրո՛ւն գ. Գող, աւազակ, յափշտակող, աւարառու, հէն:

Píccage փի՛քքէյճ գ. Մաքս տնավաճառի:

Pick փիք գ. Երկաթի մուրճ քանդակագործաց:

To Pick, բ, ն. Կրկտել, որոնել, ընտրել, 'ի բաց հանել, մաքրել. հաւաքել, ժողովել, քաղել, կթել, գտանել, ստանալ. ծակել, բանալ. փետել. թափել. խնդրել,

պատռատել. չորթել, գողանալ. կոցահարել, կրծել, խածանել, փորել. հարկանել, խայթել. հատանել, կտրել: – a hole in one's coat, զրպարտել կամ ստգտանել զոք, մեղադիր լինել:

To Pick, բ, ն. Կրծել, խածանել, ուտել առ սակաւ սակաւ. մանրակրկիտ լինել:

Píckapack փի՛քէփէք մ. Իբրև զխուրձն:

Píckaxe փի՛քէքս գ. Մուրճ, փայտատ, սլաք:

Píckback փի՛քպէք ած. Ի վերայ ուսոց կամ թիկանց: [սաւոր:

Pícked փի՛քէտ ած. Սուր, սրածայր, չեչ-

To Pickeér փիքի՛ր բ, ն. Ասպատակել, կողոպտել, գողանալ, չորթել. 'ի վերայ յարձակիլ:

Pícker փի՛քըր գ. Որ մաքրէ կամ ընտրէ, որ ժողովէ. մուրճ, փայտատ:

Píckerel փի՛քըրէլ գ. Փոքրիկ կանկառնուկն:

Píckerel-weed փի՛քըրէլ-ուի՛տ գ. Բոյս ինչ ջրային:

Píckle փի՛քըլ գ. Աղջուր, համեմ, համեմունք. աղածք, համեմունք 'ի քացախի. վիճակ, սահման:

Píckle, Píghtel, գ. Դաշտավայր ցանկապատ:

To Píckle, բ, ն. Աղել, յաղել, համեմել աղիւ կամ քացախով, համեմել. խաբել, պատրել, նենգել:

Píckleherring փի՛քըլհէրրինկ գ. Աղածք ձկան ինչ. միմոս, խեղկատակ:

Pícklock փի՛քլօք գ. Կոր գործի ինչ առ 'ի բանալ զփակեալ ախտ. որ բանայ զփակեալ ախտ:

Píckpocket, Píckpurse փի՛քփօքէթ, փի՛քփըրս գ. Գրպանահատ:

Píckthank փի՛քթհէնք գ. Մարդեղող, շողոքորթ, մարդահաճոյ, պատրուակող:

Pícktooth փի՛քթուտհ գ. Ատամփորիկ:

Pict փիքթ գ. Գեղերեսեալ կամ զարդարեալ 'ի ներկոյ:

Pictórial փիքթօ՛րիէլ ած. Նկարու, նկարեալ, ելեալ 'ի ձեռաց նկարչի:

Pícture փի՛քչուր գ. Նկար, պատկեր, կենդանագիր, նմանութիւն. նկարագրութիւն. նկարչութիւն: – -drawer, նկարիչ: – -drawing, նկարչութիւն:

To Pícture, բ, ն. Նկարել, նկարագրել, գծագրել, յանդիման առնել:

To Píddle փի՛տտըլ բ, չ. Ծայրիւ մատին մատչել 'ի կերակուր, դոյզն ինչ ճաշակել. մանրակրկիտ լինել, թարթափիլ զանտեօք:

Píddler փի՛տլըր գ. Որ դոյզն ինչ ճաշակէ. ժամավաճառ 'ի մնոտիս:

Pie փայ գ. Պղակունդ, պլակինդի, կարկանդակ. կաչաղակ, անծեղ. ճաշոց կամ ժամագիրք առ նախնի անգղիացիս:

Píebald փա՛յպօլտ ած. Պիսակ, խայտաբղէտ, խայտախարիւ, խայտաճամուկ:

Piece փիս գ. Մասն, կտորակ, հատոր, հատուած, պատառ, բեկոր, կապերտ. պրակ. նկար, պատկեր. գործ, աշխատասիրութիւն, գիրք. թնդանօթ, հրացան. դրամ, դահեկան: A –, առ իւրաքանչիւր, առ մի մի, ըստ գլխոյ: Of a – with, նոյն, նման, նոյնօրինակ, համանմանակ, նոյնպիսի, 'ի նմին զանգուածոյ: It is accounted a – of knowledge, համարեալ է գիտութիւն ինն:

To Piece, բ, ն. Յաւելուլ, յարել, արկանել, կարկատել. կցել, յօդել, միաւորել: – out, յաւելուլ, առաւելուլ:

To Piece, բ, չ. Յարիլ, կցիլ, միանալ, յարմարիլ, կարկատիլ:

Piécer փի՛սըր գ. Կարկատիչ:

Piéceless փի՛սլէս ած. Ամբողջ, ողջոյն, միապաղաղ, միաձոյլ:

Piécemeal փի՛սմիլ ած. Առանձին, ուրոյն, բաժանեալ, արոհեալ:

Piécemeal, մ. Պատառ պատառ, մասն մասն, մանր մանր. 'ի մասունս, սակաւ սակաւ:

Pied փայտ ած. Պիսակ, խայտաբղէտ, խայտախարիւ, խայտաճամուկ, երփն երփն, բազմերանգ:

Píedness փա՛յտնէս գ. Պիսակութիւն, պէսպիսութիւն կամ այլայլութիւն գունոց:

Píeled փայլտ ած. Կունտ, կնդակ:

Píepowder court փա՛յփաուտըր քօրթ գ. Ատեան դատաստանի 'ի տօնավաճառս:

Pier փիր գ. Կամարակալ կամ մոյթ կամրջաց:

To Pierce փիրս բ, ն. Պատառել, հերձանել, ճեղքել, ծակել, բանալ, անցանել, թափանցել. շարժել 'ի գութ կամ 'ի գորով:

To Pierce, բ, չ. Մտանել, անցանել, թափանցել, ընդմտանել, խորամուխ լինել. շարժել, զգածիլ, ազդել, ներգործել:

Piércer փի՛րսըր գ. Գչիր, գործի ծակելոյ. որ ծակէ. խայթոց:

Piércingly փի՛րսինկլի մ. Ազդողաբար, սրբութեամբ, սրբամտութեամբ:

Piércingness փի՛րսինկնէս գ. Ազդումն, սրբութիւն, սրութիւն:

Piéty փա՛յէթի գ. Բարեպաշտութիւն, աստուածպաշտութիւն, երկիւղածութիւն. եւանդն աստուածպաշտութեան. գութ, կարեկցութիւն, մարդասիրութիւն, սէր:

Pig փիկ գ. Խոզքորակ, խոճկոր, խոճկորակ. ձոյլ կամ դաւաղան կապարեայ:

To Pig, բ, ն. Ծնանիլ կամ ցնկնիլ խոզի:

Pígeon փի՛ճըն գ. Աղաւնի: --house, աղաւնոց:

Pígeonfoot փի՛ճընֆութ գ. Խոտ մը:

Pígeonlivered փի՛ճընլիվըրտ ած. Որ ունի զբարս աղաւնոյ, հեզ, քաղցր, անմխաս:

Píggin փի՛կկին գ. Դոյլ, կուր:

Pight փայթ ած. Հաստատեալ, հաստատուն, պնդեալ:

Pígment փի՛կմընթ գ. Գոյն, սնգոյր:

Pígmy փի՛կմի գ. Թզուկ, գաճաճ:

Pignorátion փիկնօրէ՛յշըն գ. Գրաւումն, գրաւ:

Pígnut փի՛կնըթ գ. Սունկ մը:

Pígsney փի՛կզնէյ գ. Աղջիկ մանկիկ և սիրելի:

Pigwídgeon փիկուի՛ճըն գ. Զնչին կամ դուզնաքեայ մը, խաղալիկ:

Pike փայք գ. Կռնկաձուկն. նիզակ մը երկայն. երկժանի մը:

Píked փի՛քէտ ած. Սուր, սրածայր, շեշտաւոր:

Píkeman փա՛յքմէն գ. Նիզակաւոր:

Píkestaff փա՛յքսթէֆ գ. Նիզակաբուն, բուն նիզակի:

Piláster փիլէ՛սթըր գ. Կամարասիւն, կամարակալ, մոյթ, սիւն քառակուսի:

Pílcher փի՛լչըր գ. Մուշտակեալ կամ մորթապատ մը. ազգ մը ձկան:

Pile փայլ գ. Ցից. կոյտ, շեղջ, կարկառ, դէզ. խուրձն, արգակ. շինուած. ծայր կամ սլաք (նետի). մազ, հեր. աղուամազ. յետակողմն դրամոյ: Piles, տեսատեսութիւն, թութք:

To Pile, բ, ն. Կուտել, դիզել, բարդել, շեղջակուտել. լնուլ, համբարել, մթերել:

Píleated փի՛լիէյթէտ ած. Նման գլխարկի կամ սաղաւարտի:

Píler փա՛յլըր գ. Որ կուտակէ կմ բարդէ:

Pílewort փա՛յլուըրթ գ. Ծիծեռնախոտ:

To Pílfer փի՛լֆըր բ, ն. Ծորթել, գողանալ սակաւուք:

To Pílfer, բ, չ. Ծորթել, գողանալ սակաւուք, հատանել:

Pílferer փի՛լֆըրըր գ. Գող, որ գողանայ սակաւուք կամ շորթէ:

Pílferingly փի՛լֆըրինկլի մ. Գողութեամբ, գողանալով առ սակաւ սակաւ:

Pílfery փի՛լֆըրի գ. Փոքրիկ կամ սակաւուք գողութիւն, գողութիւն:

Pílgrim փի՛լկրիմ գ. Ուխտագնաց, ուխտաւոր. պանդուխտ, նժդեհ, ուղեգնաց:

To Pílgrim, բ, չ. Պանդխտանալ, վատարանդի շրջիլ:

Pílgrimage փի՛լկրիմէյճ գ. Ուղեգնացութիւն, ուխտագնացութիւն, նժդեհութի, պանդխտութիւն, օտարութիւն:

Pill փիլ գ. Դեղահատ:

To Pill, բ, ն. Յափշտակել, կողոպտել, աւար հարկանել, զրկել, հարստահարել. կեղեւել, գերծուլ:

To Pill, բ, չ. Կեղեւիլ, թափիլ, անկանիլ: Տես to Peel.

Píllage փի՛լլէճ գ. Յափշտակութիւն, կապուտ, կողոպուտ:

To Píllage, բ, ն. Յափշտակել, աւար հարկանել, կապտել, կողոպտել:

Píllager փի՛լլէճըր գ. Յափշտակիչ, աւարիչ, աւարառու, կողոպտիչ:

Píllar փի՛լլըր գ. Սիւն, մոյթ. նեցուկ, ամրութիւն, հաստատութիւն:

Píllared փի՛լլըրտ ած. Հաստատեալ ՚ի վերայ սեանց. սիւնազարդ, սիւնաձև:

Píllion փի՛լլիըն գ. Համետ ՚ի պէտս կանանց. կորդին. բարձիկ:

Píllory փի՛լլըրի գ. Անուրք կամ տանջանարան մը չարագործաց:

To Píllory, բ, ն. Դնել յանուրս, հանել ՚ի տանջանարանն:

Píllow փի՛լլօ գ. Բարձիկ, բարձ երեսաց: --beer, --case, բարձերես:

To Píllow, բ, ն. Դնել կամ հանգուցանել ՚ի վերայ բարձի:

Pilósity փիլօ՛սիթի գ. Թաւարծութիւն, թաւամորթութիւն:

Pílot փա՛յլըթ գ. Նաւուղիղ, առաջնորդ նաւու, նաւավար:

To Pílot, բ, ն. Նաւուղել, վարել զնաւն, ղեկավարել:

Pílotage փա՛յլըթէճ գ. Նաւուղղութիւն, հմտութիւն նաւավարութեան. վարձ նաւուղղի կամ նաւավարի:

Pílser փի՛լսըր գ. Ճանճ կամ որդն մը:

Piménta փայմէ՛նթէ գ. Դարպպպեղ:

Pimp փիմփ գ. Կաւատ:

To Pimp, բ, ն. Առնել կաւատութիւն:

Pímpernel փի՛մփըրնէլ գ. Սեզ:

Pímping փի՛մփինկ ած. Փոքր, նուազ, չնչին, դուզնաքեայ, անարգ:

Pímple փի՛մփըլ գ. Խաղաւարտ, պալար:

Pímpled փի՛մփըլտ ած. Խաղաւարտալից, պալարալից:

Pin փին գ. Գնդասեղն. չնչին մը, ոչինչ, մնոտիք. սեպ, երիթ. բեեռ առանցից անուոյ. կենդրոն, միջին մասն. բոյթ կամ սեպ նուագարանաց. երգ, ցուցք. լուսն կամ ցաւ մը աչաց. գլանակ խմորոյ. ուռոյցք մը յոտս բաղեի:

To Pin, բ, ն. Հաստատել գնդասեղամբ, պնդել, հաստատել. յարել, միաւորել, կցել. արգելուլ, փակել, դնել:

Píncase փի՛նքէյս գ. Անօթ գնդասեղանց, բարձիկ գնդասեղանց:

Píncers փի՛նսըրզ գ. Ածգան. ժանիք կենդանեաց:

Pinch փինչ գ. Կտուած. առումն ծայրիւ երկոցունց մատանց. նեղութիւն, անձկութիւն, դժուարութիւն. վիշտ, տառապանք, ցաւ. չքաւորութիւն, կարօտութիւն, հարկ:

To Pinch, բ, ն. Կտել, կսկտել. խածանել, խայթել, հարկանել. սեղմել, պինդ ունել, պնդել. ճնշել, ճմլել. նեղել, տանջել, աշխատ առնել, հարստահարել, գրգռել. 'ի նեղ արկանել, սախել, բռնադատել. հանել, խլել, կորզել:

To Pinch, բ, չ. Ի նեղ անկանիլ, ծանրանալ, սախիլ. խնայել, անխնայել:

Pínchfist, Pínchpenny փի՛նչֆիսթ, փի՛նչփէննի գ. Կծծի, կարկամ, ագահ, ագահ:

Píncushion փի՛նքուշըն գ. Բարձիկ գնդասեղանց:

Píndust փի՛նտըսթ գ. Խարտածք 'ի յօրինելն գնդասեղունս:

Pine փայն գ. Սարոյ, թեղօշ, շոճ:

To Pine, բ, չ. Նուաղիլ, հաշիլ, մաշիլ, տառապիլ, թալկանալ, թառամիլ, թարշամիլ. անձկաբեկ լինել, կաթոգնիլ, անձուկ յոյժ ունել:

To Pine, բ, ն. Նուաղեցուցանել, թալկացուցանել, հաշել, մաշել, տանջել, տառապեցուցանել:

Píneal փի՛նիէլ ած. Նման անանասի, կոնաձեւ:

Píneapple փա՛յնէփփըլ գ. Անանաս:

Pínfeathered փի՛նֆէթհըրտ ած. Նորափետուր:

Pínfold փի՛նֆօլտ գ. Փարախ կամ գաւիթք կենդանեաց:

Píngle փի՛նկըլ գ. Փակարան:

Pínguid փի՛նկուիտ ած. Գէր, պարարտ, իւղային:

Pínhole փի՛նհօլ գ. Ծակ արարեալ գնդասեղամբ:

Pínion փի՛նիըն գ. Ծայր թեւոց թռչնոց. փետուր. թեւ. ատամունք անուոյ. ձեռնակապք:

To Pínion, բ, ն. Կապել զթեւս, արգելուլ համամբ թեւոց. արգելուլ կապեալ զձեռս կամ զբազուկս, արկանել ձեռնակապս. կապել, կաշկանդել:

Pink փինք գ. Շահոքրամ. ներկ ինչ. նաւակ ինչ. ձուկն ինչ: --eyed, փոքրաչեայ:

To Pink, բ, ն. Ծակոտել:

To Pink, բ, չ. Փթթել, թարթափել զարտեւանունս:

Pínmaker փի՛նմէյքըր գ. Որ յօրինէ գնդասեղունս:

Pínmoney փի՛նմընի գ. Դրամք տուեալ կնոջ յառանձին պէտս անձին:

Pínnace փի՛ննէս գ. Կուր, մակոյկ, նաւակ:

Pínnacle փի՛ննէքըլ գ. Աշտարակ, բուրգն, մահարձան. կատար, արտեան, գագաթն, ծայր:

Pínner փի՛ննըր գ. Գլխարկ ինչ. որ յօրինէ գնդասեղունս:

Pínnock փի՛ննօք գ. Թռչուն ինչ:

Pint փայնթ գ. Չափ ինչ հեղանիւթոց:

Pínules փի՛նիուլզ գ. Տրամագէտ (տեսաբանական գործեաց):

Pionéer փայօնի՛ր գ. Գործաւոր 'ի բանակի:

Píoning փա՛յօնին գ. Վաստակք գործաւորաց 'ի բանակի:

Píous փա՛յըս ած. Բարեպաշտ, աստուածապաշտ, երկիւղած. պաշտօնասէր. գթած, բարեգութ. ընդ պատրուակաւ բարեպաշտութեան:

Píously փա՛յըսլի մ. Բարեպաշտութբ, երկիւղածութեամբ, մարդասիրութեամբ, գթասիրաբար:

Pip փիփ գ. Ախտ ինչ շրթանց հաւուց. չորս տեսակք խաղալիկ թղթոց:

To Pip, բ, չ. Ճռուողել, կարկաչել:

Pipe փայփ գ. Խողովակ. ագուգայ. եղէգն ծխախոտի, ծխաքարշ. սրինգ հովուական, եղէգնափող. փող, խուչափող, կոկորդ, որկոր. ձայն, հագագ, հնչիւն. տակառ. ցանկ կամ հաշիւ արքունի գանձապետի:

To Pipe, բ, չ. Փող կամ սրինգ հարկանել. նրբաձայն հնչել:

Píper փա՛յփըր գ. Փողահար, սրնգահար:

Pípetree փա՛յփթրի գ. Ծառ ինչ:

Píping փա՛յփին ած. Թոյլ, տկար, հիւանդագին. ջերմ, ջերմաջերմ:

Pípkin փի՛փքին գ. Պոյան, խեցի, ամն:

Píppin փի՛փփին գ. Ազգ խնձորոյ:

Píquancy փի՛քէնսի գ. Կծուութն, տրտմութիւն:

Píquant փի՛քէնթ ած. Կծու, տտխպ, բարկ, սաստիկ. խածանող, կծանող, երգիծանողական:

Píquantly փի՛քէնթլի գ. Կծուութեամբ. երգիծանութեամբ:

Pique փիք գ. Խէթ, ատելութիւն, թշնամութիւն, ոխ, քէն. մարմաջումն, անհնարին ցանկութիւն կամ փափաք. պատուասիրութիւն, պատիւ անձին, քինախնդրութիւն:

To Pique, բ, ն. Գրգռել, շարժել 'ի նախանձ՝ յատելութիւն՝ 'ի ցասումն: — one's self, ծանրացասումն լինել, խնդրել վրէժխնդրութեամբ զպատիւ անձին. պարծիլ, մեծաբանել:

To Piqueér փիքի՛ր բ, ն. Տ. to Pickeer.

Piqueérer փիքի՛րըր գ. Ասպատակաւոր, աւարառու, յափշտակող:

Piquét փիքէ՛թ գ. Խաղ ինչ թղթոյ:

Píracy փա՛յրէսի գ. Ասպատակութիւն 'ի ծովու:

Piráte փա՛յրէթ գ. Ասպատակ կամ հէն ծովու. յափշտակող, աւարառու:

To Piráte, բ, ն. Յափշտակել, գողանալ:

To Piráte, բ, չ. Ասպատակել 'ի ծովու:

Pirátical փայրէ՛թիքըլ ած. Ասպատակաց կամ հինից, ասպատակութեան, յափշտակութեան, գողութեան:

Píscary փի՛սքէրի գ. Ազատութիւն ձըկնորսութեան:

Piscátion փիսքէ՛շըն գ. Ձկնորսութիւն, որս ձկանց:

Píscatory փի՛սքէթըրի ած. Ձկնորսութե՛, որսոյ ձկանց, ձկնորսական:

Piscívorous փիսի՛վօրըս ած. Ձկնակեր, ձկնկուլ (թռչուն):

Pish! փիշ ձյլ. Վա՜չ, աւա՜ղ, վա՜հ:

To Pish, բ, չ. Վաչ կարդալ, անգոսնել, արհամարհել:

Písmire փի՛զմայր գ. Մրջիւն:

Piss փիս գ. Մէզ:

To Piss, բ, ն. Միզել:

Píssabed փի՛սէպէտ գ. Ծաղիկ ինչ:

Píssburnt փի՛սպըրնթ ած. Միզակէզ, միզաշաղախ:

Pistáchio փիսթէ՛յշօ գ. Փստուղ:

Piste փիսթ գ. Հետք հեծելոյ:

Pistillátion փիսթիլլէ՛շըն գ. Լեսումն յանկանի:

Pístol փի՛սթըլ գ. Ատրճանակ: [կաւ:

To Pístol, բ, ն. Հարկանել ատրճանա-

Pistóle փիսթօ՛լ գ. Ազգ ինչ դրամոյ:

Pístolet փի՛սթօլէթ գ. Ատրճանակ փոքր:

Píston փի՛սթըն գ. Մխոց (ջրհանի, են):

Pit փիթ գ. Փոս, խրամ, խորխորատ. գուբ, ջրհոր, աւազան. բոլք մեռելոց. խորք, անդունդք, գերեզման, շիրիմ. կռուանոց աքաղաղաց. յատակ կամ հրապարակ թատրոնի. ծակ, բերան. խոռոչ, փապար: Arm- –, անութ:

To Pit, բ, ն. Փապարել, փորել:

Pítapat փի՛թէփէթ գ. Տրոփումն կամ բաբախումն (սրտի.) դոփիւն (ոտից):

Pitch փիչ գ. Ձիւթ, գայլի խէժ, կուպր. աստիճան. բարձրութիւն, կատար, գագաթն. հասակ, բարձրութիւն հասակի. վիճակ:

To Pitch, բ, ն. Ցցել, հաստատել, վարել, կանգնել, կառուցանել. բանակ հարկանել, նստուցանել. ճակատեցուցանել. արկանել, ալալել, ձգել. գլխիվայր հոսել, թաւալգլոր կործանել. ձիւթել, կպրաձիւթել, օծանել կամ շաղախել ձիւթով. մածուցանել, ծեփել. պատել, մթացուցանել. յատակել, սալայատակ առնել:

To Pitch, բ, չ. Հոսել, անկանիլ, կայլակել. հոսիլ գլխիվայր, թաւալգլոր կամ գահավէժ կործանիլ. յարիլ 'ի, կրթիլ, ընտրել, ունել. բանակիլ:

Pítcher փի՛չըր գ. Կուժ, սափոր. փայտատ:

Pítchfork փի՛չֆօրք գ. Երկժանի, երեքժանի:

Pítchiness փի՛չինէս գ. Մթութի՛, սեւութիւն:

Pítchy փի՛չի ած. Օծեալ կամ պատեալ ձիւթով, ձիւթապատ. ձիւթային. սեւ, մթին, ստուերամած, խաւարազգեաց:

Pítcoal փի՛թքօլ գ. Ածուխ հանքային:

Píteous փի՛չիըս ած. Ողորմ, թշուառ, ողբալի. դառն, աղքատ, ողորմելի, տառապեալ. գորովասիրտ, գորովալից, կարեկից, գթած. չար, վնասակար:

Píteously փի՛չիըսլի մ. Ողորմ, թշուառաբար, ցաւագին, չարաչար:

Píteousness փի՛չիըսնէս գ. Թշուառութիւն. ցաւակցութիւն:

Pítfall փի՛թֆօլ գ. Խորխորատ կամ գուբ գազանաց. որոգայթ, դարանք, ծուղակ:

Pith փիթհ գ. Ուղեղ տնկոց. ուղեղ, մէջ, միջին մասն. ոյժ, զօրութիւն. ազդեցութիւն, ուժգնութիւն, սաստկութի՛. յարգ, մեծութիւն, պիտանութի՛, կարեւոր մասն. ազնուագոյն կամ ընտրելագոյն մասն:

Píthily փի՛թհիլի մ. Ուժգին, քաջ, ազդեցութեամբ, ազդողագոյնս:

Píthiness փի՛թհինէս գ. Ուժգնութիւն, սաստկութիւն, ազդուութիւն:

Píthless փի՛թհլէս ած. Տկար, թոյլ, անզօր. առանց ազդուութեան:

Píthy փի՛թհի ած. Ուղղալից. ուժգին, զօրաւոր, ազդու, զօրեղ, քաջ, հզօր:

Pítiable փի՛թիէպըլ ած. Ողորմելի, թշուառ, տառապեալ:

Pítiableness փի՛թիէպլնէս գ. Ողորմելութիւն, թշուառութիւն, հիգութիւն:

Pítiful փի՛թիֆուլ ած. Ողորմ, թշուառ, ցաւագին, վշտագին, դառն, ողորմելի, տառապեալ. ողորմած, գթած, կարեկից, ախտակից. հեք, թշուառական, անարգ, անպիտան, վատթար:

Pítifully փի՛թիֆուլլի մ. Գթով, կարեկցութեամբ, գթասիրաբար. ողորմ, ցաւագին. չարաչար. անարգաբար, վատթարութեամբ:

Pítifulness փի՛թիֆուլնէս գ. Գութք, գորով, կարեկցութիւն, գթութիւն. հիգութիւն, թշուառութիւն, վատթարութիւն:

Pítiless փիթիլէս ած․ Անգութ, անո֊ղորմ, ժանտ, գազանական, անպտղորմն։
Pítilessly փիթիլէսլի մ․ Անողորմ, ան֊կարեկիր։
Pítilessness փիթիլէսնէս գ․ Անգթութիւն, գազանութիւն, ժանտութիւն։
Pítman փիթմըն գ․ Որ սղոցէ զփայտ՝ կա֊ցեալ 'ի ներքոյ։
Pítsaw փիթսօ գ․ Սղոց մեծ։
Píttance փիթթէնս գ․ Բաժին կերակրոյ վանականաց․ բաժին, մասն։
Pítuite փիթիուայթ գ․ Մաղասս, պլղամ։
Pitúitous փիթիուիթըս ած․ Մաղասային, մաղասոտ, պլղամոտ։
Píty փիթի գ․ Գութ, գթութիւն, կա֊րեկցութիւն, ցաւակցութիւն, մարդասի֊րութիւն, գորով․ աղէտք, թշուառութիւն, անցք կամ իրք արժանի ցաւակցութեան։
To Píty, բ, ն․ Գթալ, ողորմիլ, շարժիլ 'ի գորով, խանդաղատիլ, կարեկցիլ, ցաւա֊կից լինել։
To Píty, բ, չ․ Ողորմիլ, խանդաղատիլ։
Pívot փիվըթ գ․ Առանցք։
Pix փիքս գ․ Մասնատուփ։
Pízzle փիզըլ գ․ Ջլոտ, արջառաջիլ։
Placabílity, Plácableness փլէքէպիլի֊թի, փլէքէպըլնէս գ․ Հաշտութիւն, յօժա֊րութիւն առ 'ի հաշտիլ։
Plácable փլէքէպըլ ած․ Հաշտելի, դիւրա֊հաշտ, ողոքելի, հեզ, անոխակալ։
Placárd փլէքարտ գ․ Հրովարտակ, հրա֊ման։
To Plácate փլէքէյթ բ, ն․ Հաշտեցուցա֊նել, ամոքել, ցածուցանել, զիջուցանել, խաղաղել։
Place փլէյս գ․ Տեղի, վայր․ դիրք, նիստ․ առանձին տեղի, վայր բնակութեան․ սե֊նեակ, բնակութիւն․ կարգ, աստիճան, իշ֊խանութիւն, աւագութիւն, պատիւ․ ար֊գիւնք, ներգործութիւն, զօրութիւն․ բան կամ վկայութիւն գրոց․ ընդարձակութիւն, ազատութիւն․ ասպարէզ, հրապարակ․ վի֊ճակ․ դիւրութիւն, պատեհութիւն, ժամ։
To Place, բ, ն․ Դնել, կարգել, զետե֊ղել, հաստատել, բնակեցուցանել, հաստել։
Plácer փլէյսըր գ․ Կարգիչ, հաստատիչ։
Plácid փլէսիտ ած․ Հանդարտ, խաղաղ, անխռով․ հեզ, քաղցր, զուարճալի։
Plácidly փլէսիտլի մ․ Հանդարտ, խաղա֊ղութեամբ, հեզաբար, մեղմով։
Plácit փլէսիթ գ․ Վճիռ, դատակնիք, հրաման։
Plácket փլէքիթ գ․ Առաջակողմն պատ֊մուճանի կանանց․ պատմուճան կանանց։
Plágiarism փլէճիըրիզմ գ․ Բանագողու֊թիւն, սերմանագողութիւն։
Plágiary փլէճիըրի գ․ Բանագող, սեր֊մանագող, յանցանք բանագողութեան։
Plague փլէյգ գ․ Ժանտախտ, ժանտա֊մահ, սրածութիւն․ հարուած, վէրք․ տան֊ջանք, վիշտ․ աղէտք, չարիք, թշուառու֊թիւն, ապականութիւն։
To Plague, բ, ն․ Վարակել կամ հար֊կանել ժանտախտիւ, ապականել․ նեղել, տանջել, հարստահարել, չարչարել։
Pláguily փլէյգիլի մ․ Չարաչար, անհնա֊րինս։
Pláguy փլէյգի ած․ Նեղիչ, դառն, ան֊հնարին, չարաչար, տանջողական, մնաս֊կար, ապականիչ։
Plaice փլէյս գ․ Ձուկն ինչ տափաձև։
Plaid փլէտ գ․ Զգեստ ինչ սկովտիացւոց։
Plain փլէյն ած․ Դիւր, հարթ, հաւա֊սար, մակաւասար, տափարակ․ յայտնի, անպաճուճ․ պարզ, անպաճոյճ․ պար֊զամիտ, անկեղծ, անաչառ․ մեկն, դիւրի֊մաց, դիւրին․ հասարակ, սովական, ան֊զարդ, լոկ։
Plain, մ․ Պարզաբար․ յայտնի, որոշա֊կի․ համարձակ․ անզարդ։
Plain, գ․ Դիւր, տափարակ տեղի, դաշտ, դաշտավայր։
To Plain, բ, ն․ Հարթել, դիւրել, մա֊կաւասար առնել։
To Plain, բ, չ․ Ցաւիլ, ողբալ, լալ, սգալ։
Plaindeáling փլէյնտիլինկ գ․ Պարզմտու֊թիւն, անկեղծութիւն, արդարակորովու֊թիւն, անաչառութիւն։
Plaindeáling, ած․ Պարզամիտ, անմեղ, արդար, պարկեշտ, անկեղծ, անաչառ։
Pláinly փլէյնլի մ․ Հարթ հաւասար․ պարզաբար․ առանց պաճուճանաց, սոսկ, սովապէս․ համարձակ, անկեղծութեամբ․ մեղմով, դիւրաւ, անաչխատ․ յայտնապէս, ակն յանդիման, բացայայտակի։
Pláinness փլէյննէս գ․ Հարթութիւն, հաւասարութիւն․ պարզութիւն, անզար֊դութիւն․ պարզմտութիւն, անկեղծու֊թիւն, անաչառութիւն, համարձակութիւն․ բացայայտութիւն։
Plaint փլէյնթ գ․ Տրտունջ, գանգատ, բողոք․ ողբ, կոծ, արտասուք, հեծութիւն, սուգ, վիշտ, ցաւ։
Pláintful փլէյնթֆուլ ած․ Լի գանգատա֊նօք․ ցաւագին, վշտագին։
Pláintiff փլէյնթիֆ գ․ Բողոքարկու, ամ֊բաստանող, դատախազ։
Pláintive փլէյնթիվ ած․ Որ ունի գան֊գատ, որ բողոք արկանէ, ցաւագին, վշտա֊գին, տխուր։
Pláin-work փլէյնուըրք գ․ Առձնագործ։
Plait փլէյթ գ․ Ծալք, ծալուած, պա֊

տուած, կրկնուած, խորշք, մանուած. կնճիռն. հիւսք, հիւսուած:

To Plait, բ, ն. Ծալել, կրկնել. հիւսել, ոլորել, բոլորել. կնճռել, չփոթել, խառնակել:

Pláiter փլէյթըր գ. Որ ծալէ, հիւսող:

Plan փլէն գ. Գաղափար, օրինակ, ձև, պատկեր. ծրագիր՝ ստուերագիր շինուածոյն:

To Plan, բ, ն. Ձևացուցանել, գծագրել, ծրագրել, ստուերագրել:

Plánary փլէնէրի ած. Մակարդակ, դիւր:

Plánched փլանչդ ած. Տախտակամած:

Plánchér փլանչըր գ. Տախտակ, տախտակամած:

Plánching փլանչինկ գ. Տախտակամածք:

Plane փլէյն գ. Մակարդակ մակերևոյթ կամ ձև. քերիչ հիւսանց, հարթիչ, յղկիչ: — -tree, սօս:

To Plane, բ, ն. Հարթել, քերել, յղկել. հաւասարել, կշռել, մակաւասար առնել:

Plánet փլէնիթ գ. Մոլորակ:

Plánetary, Planétical փլէնիթէրի, փլէնէթիքէլ ած. Մոլորակեան, մոլորակաց:

Plánetstruck փլէնիթսթրըք ած. Հարեալ 'ի մոլորակէ, թարշամեալ, ապականեալ:

Planifólious փլէնիֆօլիըս ած. Տափատերև:

Planimétrical փլէնիմէթրիքէլ ած. Մակարդակաչափական:

Planimétry փլէնիմէթրի գ. Մակարդակաչափութիւն:

Planipétalous փլէնիփէթէլըս ած. Տափատերև:

To Plánish փլէնիշ բ, ն. Հարթել, յղկել, [քերել:

Plánisphere փլէնիսֆիր գ. Տափարակ կամ մակարդակ աշխարհացոյց:

Plank փլէնք գ. Տախտակ:

To Plank, բ, ն. Տախտակամած գործել, պատել կամ դրուագել տախտակօք:

Planocónical փլէնօքօնիքէլ ած. Մակարդակակոնոն, ըստ միոյ կողման մակարդակ և ըստ միւսոյն կոնոնեան:

Plánoconvex փլէնօքօնվէքս ած. Մակարդակ-կորնթարդ, ըստ միոյ կողման մակարդակ և ըստ միւսոյն կորնթարդ:

Plant փլէնթ գ. Տունկ, բոյս. ճիւղ, ոստ փոքրիկ, շառաւիղ. դարշապար: — -animal, կենդանաբոյս:

To Plant, բ, ն. Տնկել. հաստատել, զետեղել, կանգնել. ցցել, վարսել, սերմանել. ամբառնալ կամ պարզել (դրօշ). ուղղել, կառուցանել:

To Plant, բ, չ. Տնկել. հաստատել զաղթականս:

Plántage փլէնթիճ գ. Տունկ, բոյս, խոտ:

Plántain փլէնթին գ. Ջղախոտ. ծառ ինչ հնդկաց:

Plántal փլէնթէլ ած. Բուսական, տնկական:

Plantátion փլէնթէշըն գ. Տնկումն, տնկագործութիւն. ծառատունկք. հաստատուած, գաղթական. կանգնումն, հաստատութիւն:

Plánted փլէնթէդ ած. Տնկեալ:

Plánter փլէնթըր գ. Տնկող, տնկագործող, մշակ, հողագործ. գլուխ գաղթականին կամ հողագործաց 'ի հնդիկս. կանգնող, հաստատիչ, սերմանող:

Plash փլէշ գ. Լիճ, լճակ, ճահիճ, տղմուտ. քշտումն ոստոց:

To Plash, բ, ն. Քշտել և կապել զոստս:

Pláshy փլէշի ած. Ճախճախուտ, տղմալից, ակախառն, ճախնային:

Plasm փլէզմ գ. Գաղափար, ձև, կաղապար:

Pláster փլէսթըր գ. Ծեփ սպիտակ, կրճանման ծեփ կամ զարդք որմոց. սպեղանի:

To Pláster, բ, ն. Ծեփել, բռել, դրուագել. մածուցանել սպեղանիս:

Plásterer փլէսթըրըր գ. Ծեփող կամ բռիչ որմոց, որ յօրինէ զարդս 'ի կճանման ծեփոյ:

Plástic փլէսթիք ած. Ստեղծող, կերպարանիչ:

Plástron փլէսթրըն գ. Զրահ կամ պահպանակ 'ի պէտս սրախաղութեան:

Plat փլէթ գ. Դաշտակ:

To Plat, բ, ն. Հիւսել, ոլորել, կապել:

Plátane փլէթէն գ. Սօս, սօսի:

Plate փլէյթ գ. Տախտակ, թիթեղն. պահպանակ, զրահ. անօթ արծաթեղէն կամ ոսկեղէն. ափսէ, ափսեայ, սկուտեղ, պնակ:

To Plate, բ, ն. Պատել կամ դրուագել արծաթի կամ ոսկի տախտակօք կամ թիթղամբ. զինել երկաթի պահպանակաւ, վառել 'ի զրահ, զրահաւորել. վերածել 'ի տախտակ կամ 'ի թիթեղն:

Pláten փլէթէն գ. Պղնձի տախտակ մամլոյ տպագրութեան:

Plátform փլէթֆօրմ գ. Յատակագրութիւն կամ գծագրութիւն շինուածոյ. ձև, օրինակ, գաղափար. հողաբլուր հանդէպ պատնէշի:

Platóon փլէթուն գ. Գունդ կամ գումարտակ զօրաց կարգեալ 'ի ձև քառակուսի:

Plátter փլէթըր գ. Սկուտեղ, պնակ մեծ, դաշխուրան, կոնք:

Plaúdit փլօդիթ գ. Ծափ, գովութիւն, հաճութիւն:

Plausibílity փլօզիբիլիթի գ. Երևոյթ գովելի կամ հաճելի:

Plaúsible ֆլօ՛զիպըլ ած. Որ երևի գովելի կամ ընդունելի, հաւանական, ճշմարտատեսիլ:

Plaúsibleness ֆլօ՛զիպըլնէս գ. Երևոյթ գովելի կամ հաճելի, կերպարան ճշմարտութեան, հաւանականութիւն:

Plaúsibly ֆլօ՛զիպլի մ. Գովութեամբ իմն, 'ի կերպարանս ճշմարտութեան, առերևոյթս. հաճութեամբ:

Plaúsive ֆլօ՛զիվ ած. Գովելի, գովանի:

Play ֆլէյ գ. Խաղ, զուարճութիւն, զբօսանք. խաղարկութիւն կամ հանդէս թատրոնական, գործ, արարք, պաշտօն. խաղ, պատրանք. հնչումն կամ հարումն նուագարանի. շարժումն, յուզումն. տեղի շարժման. ընդարձակութիւն, ազատութիւն: --bill, յայտարարութիւն հանդիսի: --book, գիրք խաղու կամ թատրոնական հանդիսից: --day, օր զբօսանաց: --debt, պարտք արարեալ 'ի խաղս: --fellow, ընկերակից զբօսանաց և խաղու: --goer, թատերասէր: --ground, հրապարակ զբօսնլոյ մանկանց: --hours, --time, ժամ հանգստեան և պարապոյ: --house, թատրոն, տեսարան: --mate, ընկեր խաղու: --wright, քերթող թատրոնական հանդիսից:

To Play, բ., ն. Խաղացուցանել, շարժել. հարկանել կամ հնչել զնուագարան. խաղ կամ ծաղր առնել. խաղալ, ձևացուցանել. առնել, կատարել, լինել:

To Play, բ., չ. Խաղալ, պարապիլ 'ի խաղս. խաղ կամ ծաղր առնել, ընդ խաղ առնել կամ ասել, խեղկատակել. զբօսնուլ, զուարճանալ. խաբել, պատրել. հնչել կամ հարկանել (նուագարան). շարժիլ, խաղալ. շողալ, ճառագայթել. դերասանել. յանձին բերել զնմանութիւն:

Pláyer ֆլէ՛յըր գ. Խաղացող, որ պարապի 'ի խաղս. ժամավաճառ, պղերգ, դատարկակեաց. խաղարկու, դերասան. միմոս, խեղկատակ. հարկանող կամ հնչող նուագարանի, նուագածու. որ խաղ առնէ կամ պատրէ:

Pláyful ֆլէ՛յֆուլ ած. Զբօսասէր, զուարճալից:

Pláygame ֆլէ՛յկէյմ գ. Խաղ, զուարճութիւն, զբօսանք կամ խաղալիկ մանկանց:

Pláypleasure ֆլէ՛յփլէժիուր գ. Զբօսանք, խաղ, ժամավաճառութիւն, հեշտութիւն:

Pláysome ֆլէ՛յսըմ գ. Խաղասէր, զբօսասէր, զուարթամիտ:

Pláysomeness ֆլէ՛յսըմնէս գ. Զբօսասիրութիւն, սէր խաղու, զուարճութիւն:

Pláything ֆլէ՛յթհինկ գ. Խաղալիկ:

Plea ֆլի գ. Փաստ, ցուցումն, վկայութիւն. փաստաբանութիւն, ջատագովութիւն, պատճառանք, չքմեղութիւն, պատասխանատուութիւն:

To Pleach ֆլիչ բ., ն. Կապել, կաշկանդել, ոլորել:

To Plead ֆլիտ բ., չ. Ի դատ մտանել, դատ վարել, վիճել, տալ պատասխանի, ջատագով լինել:

To Plead, բ., ն. Ջատագովել, պաշտպան կալ, արդարացուցանել. պատճառել, պատճառս կամ փաստս յառաջ բերել:

Pleádable ֆլի՛տէպըլ ած. Ջատագովելի յաւէնի, ընդունելի:

Pleáder ֆլի՛տըր գ. Փաստաբան. պաշտպան, ջատագով, պատասխանատու:

Pleáding ֆլի՛տինկ գ. Փաստաբանութիւն, ջատագովութիւն:

Pleásance ֆլէ՛զէնս գ. Հաճութիւն, բերկրութիւն, զուարթութիւն:

Pleásant ֆլէ՛զէնթ ած. Հաճոյ, հաճոյական, բերկրական, զուարճալի, ախորժական, գեղեցիկ, վայելուչ, քաղցր. ուրախ, զուարթ, բերկրապատար, խնդամիտ. ըստ քմաց, ծաղրական:

Pleásantly ֆլէ՛զէնթլի մ. Հաճութեամբ, քաղցրութեամբ. խնդամտաբար, զուարթագին. ծաղու, ընդ կատակս:

Pleásantness ֆլէ՛զէնթնէս գ. Զուարճութիւն, քաղցրութիւն. զուարթութիւն, խնդութիւն, ուրախութիւն, խնդամտութիւն:

Pleásantry ֆլէ՛զէնթրի գ. Զուարճութիւն, խնդամտութիւն. զուարճախօսութիւն, կատակ:

To Please ֆլիզ բ., ն. Հաճոյանալ, հաճոյ թուիլ, քաղցրանալ. հաճել, զուարճացուցանել, առնել զկամս, կամակատար լինել, շատացուցանել. հաճիլ, ընդունել, հաւանիլ: To be pleased, հաճիլ, կամիլ, ախորժել:

To Please, բ., չ. Հաճոյ թուիլ, հաճոյանալ. հաճոյ կամ ընդունելի լինել. հաճիլ, կամիլ, ախորժել, սիրել, ընտրել, հաւանիլ, ընդունել. զիջանիլ, կամակատար լինել:

Pleáser ֆլի՛զըր գ. Կամակատար:

Pleásingly ֆլի՛զինկլի մ. Հաճութեամբ, ախորժաբար, բերկրանօք:

Pleásingness ֆլի՛զինկնէս գ. Հաճոյականութիւն, քաղցրութիւն, բերկրութիւն:

Pleáseman ֆլի՛զմէն գ. Մարդահաճոյ, մարդելոյզ, շողոմ, շողոքորթ:

Pleásurable ֆլէ՛ժըրէպըլ ած. Հաճոյ, հաճոյական, քաղցր, բերկրական, ախորժ:

Pleásure ֆլէ՛ժիուր գ. Հաճութիւն, բերկրութիւն, ախորժ. հեշտութիւն, փափկութիւն, գրգանք. հաւանութիւն. հաճոյք, կամք. շնորհք, երախտիք, բարերա-

րութիւն, նպաստ: At—, ըստ հաճոյս, ըստ կամի, ըստ քմաց:

To Pleásure, բ, ն. Հաճոյ լինել, հաճոյանալ, հաճել, հաճեցուցանել, հեշտացուցանել, տանել զկամս:

Pleásureful փլէժիւրֆուլ ած. Բերկրալի, զուարճալի, հեշտալի:

Plebeían փլիպիյըն գ. Ռամիկ, գռեհիկ, խառնիճաղանճ, խաժամուժ ամբոխ:

Plebeían, ած. Ռամկական, սովական, ժողովրդական. ստորին, նուաստ, անարգ. հասարակ, սովորական, փանաքի, անարուեստ, գռեհիկ:

Pledge փլէճ գ. Գրաւ, գրաւական. երաշխաւորութիւն. տուհաւատչեայ, փորձ, ճաշակ, ցուցումն, վկայութի. պատանդ:

To Pledge, բ, ն. Տալ կամ դնել'ի գրաւ. գրաւ տալ, յապահովել գրաւով, երաշխաւորել, խոստանալ. հրաւիրել յարբումն բաժակի վասն կենդանութեան ուրուք:

Plédget փլէճիթ գ. Բարձիկ կամ պատանք վիրաց:

Pléiades, Pléiads փլիյէյըտէզ, փլիյէյըտզ գ. Բոյլք, բազմաստեղք, այլաւսունք:

Plénarily փլէնըրիլի մ. Լիով, լիուլի, գլխովին, ողջոյն, բոլորովին, անթերի:

Plénariness փլէնըրինէս գ. Լիութիւն, լրութիւն, ամբողջութիւն:

Plénary փլէնըրի, փլինըրի գ. Վճիռ, դատաստան հանեալ:

Plénary, ած. Լի, լիապատար, անթերի, ողջոյն, կատարեալ: [լուսնի:

Plenilúnary փլէնիլիունըրի ած. Լրման

Plénipotence փլինիփօթէնս գ. Հրամանակալութիւն, լիակատար իշխանութիւն տուեալ ումեք:

Plénipotent փլինիփօթէնթ ած. Հրամանակալ, որ ունի կատարեալ իշխանութի:

Plenipoténtiary փլէնիփօթէնշըրի գ. Հրամանակալ, գործակալ:

Plénist փլինիսթ գ. Զատագով լիութե, թշնամի դատարկութե (ըստ բնաբանից):

Plénitude փլէնիթիուտ գ. Լրութիւն, լիութիւն. մարմնեղութիւն, գիրութիւն. առատութիւն, յաճախութիւն, առաւելութիւն. լրումն, բովանդակութիւն:

Plénteous փլէնթիըս ած. Առատ, լի, յորդառատ, ճոխ, բազում. բերրի, բազմառատ, առատաբեր:

Plénteously փլէնթիըսլի մ. Առատապէս, լիով, յորդառատ:

Plénteousness փլէնթիըսնէս գ. Առատութիւն, լիութիւն, յորդութիւն:

Pléntiful փլէնթիֆուլ ած. Առատ, լիուլի, յորդ, բազում, բերրի, առատաբեր, ճոխ, ընչաւէտ:

Pléntifully փլէնթիֆուլլի մ. Լիով, առատապէս:

Pléntifulness փլէնթիֆուլնէս գ. Առատութիւն, լիութիւն, յորդութիւն:

Plénty փլէնթի գ. Առատութիւն, լիութիւն, յորդութիւն, յաճախութի, բազմութիւն: Տես և Plentiful.

Pléonasm փլիօնէզմ գ. Աւելաբանութի, աւելադրութիւն (ըստ ճարտասանից):

Plesh փլէշ. Տես Plash.

Pléthora փլէթհօրէ գ. Առատութիւն արեան և հիւթոց:

Plethorétic, Plethóric փլէթհօրէթիք, փլիթհօրիք ած. Առատացեալ արեամբ և հիւթովք:

Pléthory փլէթհօրի գ. Առատութիւն արեան և հիւթոց:

Plévin փլէվին գ. Վկայութիւն, երաշխաւորութիւն:

Pleúrisy փլիուրիսի գ. Կշտացաւութի, կշտացաւք:

Pleúritic, Pleurítical փլիուրիթիք, փլիուրիթիքըլ ած. Կշտացաւ, ախտացեալ կշտացաւութեամբ. կշտացաւութեան:

Plíable փլայէպլ ած. Դիւրաթեք, դիւրակոր, կակուղ. հեշտալուր, համբոյր, քաղցր, դիւրահնազ:

Plíableness փլայէպլնէս գ. Դիւրաթեքութիւն, կակղութիւն. հլութիւն, դիւրահնազութիւն:

Plíancy փլայէնսի գ. Դիւրաթեքութի, կակղութիւն:

Plíant փլայէնթ ած. Դիւրաթեք, դիւրադուճ, կակուղ. համբոյր, քաղցր, հեշտալուր, դիւրահնազ:

Plíantness փլայէնթնէս գ. Դիւրաթեքութիւն, կակղութիւն:

Plicátion, Plícature փլիքէշըն, փլիքէչիուր գ. Ծալք, կրկնութիւն, կրկնումն:

Plíers փլայըրզ գ. Ունելիք կամ ագցան ինչ:

Plight փլայթ գ. Որպիսութիւն, վիճակ կամ հանգամանք կենաց. առողջութիւն, ողջոյն, բարօրութի, յաջողութիւն, հանգիստ, դիւրութիւն. գրաւ, գրաւական, երաշխաւորութիւն. ծալք, կրկնուած, պատուած, մանուած:

To Plight, բ, ն. Գրաւ տալ, երաշխաւորել, տալ, խոստանալ. կրկնել, ոլորել, կապել, բոլորել:

Plinth փլինթհ գ. Կոճ (ըստ ճարտարապետաց):

To Plod փլօտ բ, չ. Նկրտիլ, ձգտիլ, ըղձեա պնդիլ, ջանալ, դուն գործել, աշխատ լինել. միտ դնել, յառիլ միօք:

Plódder փլօտըր գ. Դեգերեալ կմ վա-

տակաբեկ յուսմունս, որ ուսանի զպայգ և զցերեկ:

Plot ֆլօթ գ. Դաշտակ, վայր, տեղի, յատակ, գետին. յատակագրութիւն. ձև, օրինակ, պատկեր, գաղափար. միաբանութիւն ապստամբաց, դաւակցութի. դաւ, դաւաճանութիւն, դաւադրութի, հնարք, խորամանկութիւն. հիւսուած, կնճիռն:

To Plot, բ, ն. Մենքենայել, հնարել, նիւթել, խորհիլ. ձևացուցանել, կարգել, գըծագրել:

To Plot, բ, չ. Միաբանիլ ընդդէմ, դաւակից լինել. դաւ կամ դարան գործել, մենքենայել:

Plótter ֆլօթթըր գ. Դաւակից, երդմնակից, դաշնակից, դաւադիր. գտակ, առաջնորդ:

Plóver ֆլըվըր գ. Թռչուն ինչ:

Plough ֆլաու գ. Արօր. հերկագործութիւն. քերիչ ինչ:

To Plough, բ, ն. Հերկել, արօրադրել, գործել զերկիր, մշակել. պատառել, ճեղքել, հերձանել, հատանել:

To Plough, բ, չ. Հերկել, հերկագործել:

Ploúghboy ֆլաուպօյ գ. Մանուկ արօրոյ. մանուկ ագէտ և անփորձ:

Ploúgher ֆլաուըր գ. Հերկագործ, արօրադիր:

Ploughlánd ֆլաուլէնտ գ. Գետին հերկելի կամ մշակելի:

Ploúghman ֆլաումէն գ. Արօրադիր, հողագործ, մշակ. գեղջուկ, շինական. այր քաջ 'ի վաստակս:

Ploúghmonday ֆլաումընտի գ. Առաջին երկուշաբաթի զկնի աստուածայայտնութե (յորում արօրով շրջին գիւղականք 'ի ժողովել դրամս):

Ploúghshare ֆլաուշէյր գ. Խոփ:

Pluck ֆլըք գ. Խլումն, Թափումն, քարշումն, ձգումն, բանութիւն. լեարդ կամ սիրտ (կենդանեաց):

To Pluck, բ, ն. Կորզել, խլել, հանել, Թափել, ձգել, քարշել, արմատախիլ առնել. փետել: – up a heart կամ spirit, ոգի առնուլ, քաջալերիլ, խրախուսել, զօրանալ:

Plúcker ֆլըքըր գ. Խլիչ, որ կորզէ կամ քարշէ:

Plug ֆլըկ գ. Խցանք, մխոց:

To Plug, բ, ն. Խնուլ, խցանել, մխել:

Plum ֆլըմ գ. Սլոր, դամոն. չամիչ. դամոր հարիւր հազար ստեռլինաց. խաղ ինչ մանկանց:

Plúmage ֆլիւմիճ գ. Փետուրք:

Plumb ֆլըմ գ. Կապարեայ գունտ (որմնադրաց և նաւորդաց): [զակի:

Plumb, մ. Ուղղահայեաց, ուղղորդ, ուղ-

To Plumb, բ, ն. Փննել կապարաւ կամ գնտով զխորութիւն յատակին. զչափ առնուլ զուղղութեան 'ի ձեռն կապարեայ գնտոյ:

Plúmber ֆլըմըր գ. Կապարագործ: Հասարակօրէն գրի Plummer.

Plúmbery ֆլըմըրի գ. Կապարագործութիւն, կերտուած կապարեայ:

Plúmcake ֆլըմքէյք գ. Պլակինդի կամ քաքար չամչեայ:

Plume ֆլիւմ գ. Փետուր. փետրազարդ ցցունք. ցցունք, կատար. հպարտութիւն, գոռոզութիւն. պարծանք, յաղթանակ, բրաբիոն. մասն ինչ սերմանց բուսոց:

To Plume, բ, ն. Մաքրել կամ յարդարել զփետուրս. փետրաԹափ առնել, փետել. կողոպտել, մերկացուցանել, կեղեքել. դնել իբրև զփետուր, արկանել իբրև զցցունս. փետրազարդ յօրինել. գոռոզացուցանել, փքացուցանել:

Plumeállum ֆլիւմէլլըմ գ. Պաղեղ փետրալից (հանք ինչ):

Plumígerous ֆլիւմիճըրըս ած. Փետրալից, փետրազարդ:

Plúmipede ֆլիւմիփիտ գ. Փետրոտանի:

Plúmmet ֆլըմմիթ գ. Գունտ կապարեայ, կապար (չափ խորութեան կամ ուղղութե). ծանրութիւն, կշռորդ:

Plumósity ֆլիւմօսիթի գ. Փետրազարդութիւն:

Plúmous ֆլիւմըս ած. Փետրալից, փետրազարդ. փետրանման:

Plump ֆլըմփ ած. Գէր, պարարտ, յղր, պարարտամարմին, ողորկ, փայլուն:

Plump, գ. Կծիկ, փունջ, գունդ, խումբ, երամ, պարք:

Plump, մ. Գահավէժ, 'ի բարձուէ. 'ի քԹԹել ական, յանկարծակի:

To Plump, բ, ն. Ուռուցանել, գիրացուցանել, պարարտացուցանել, ուռճացուցանել:

To Plump, բ, չ. Գահավիժիլ, հոսիլ (իբրև զքար 'ի ջուր). ուռնուլ, այտնուլ:

Plúmper ֆլըմփըր գ. Ուռոյց ինչ այտից:

Plúmpness ֆլըմփնէս գ. Գիրութիւն, պարարտութիւն, քաջառողջութիւն:

Plúmporridge ֆլըմփօրրիճ գ. Թան 'ի շլորոյ կամ 'ի չամչոյ:

Plúmpudding ֆլըմփուտտին գ. Բլիթ չամչախառն:

Plúmpy ֆլըմփի ած. Յղր, Թանձրամարմին, պարարտացեալ:

Plúmy ֆլիւմի ած. Փետրալից, փետրազարդ, ցցունազարդ:

Plúnder ֆլընտըր գ. Կապուտ, կողոպուտ, աւար, յափշտակութիւն:

To Plúnder, բ, ն. Կողոպտել, յաւարի առնուլ, յափշտակել, կապտել:

Plúnderer փլը՛նտըրըր գ. Յափշտակիչ, կողոպտիչ, ասպատակ, աւարառու, գող:

Plunge փլը՛նճ գ. Մխրճ, ընկղմումն. վհատութիւն, տագնապ, վիշտ, նեղութիւն, անձկութիւն:

To Plunge, բ, ն. Ընկղմել, ընկլուզանել. արկանել, մխել:

To Plunge, բ, չ. Ընկղմիլ, սուզանիլ. անկանիլ, մխիլ:

Plúngeon փլը՛նճըն գ. Հողամաղ:

Plúnger փլը՛նճըր գ. Սուզակ, լուղակ, ծովասոյզ:

Plúnket փլը՛նքէթ գ. Գոյն ինչ կապուտակ:

Plúral փլիու՛րէլ ած. Յոգնական, յոգնակի, բազմաւորական:

Plúralist փլիու՛րէլիսթ գ. Բազմաթոշակ, որ ունի հասոյթ բազում:

Plurálity փլիուրէ՛լիթի գ. Բազմաւորութիւն, բազմութիւն, յոլովութիւն:

Plúrally փլիու՛րէլլի մ. Բազմաւորաբար, յոգնակի:

Plush փլըշ գ. Կերպաս կամ ասուի ինչ թաւամաղ:

Plúsher փլը՛շըր գ. Ձուկն ինչ:

Plúvial, Plúvious փլիու՛վիէլ, փլիու՛վիըս ած. Անձրեւային, անձրեւոյ:

Ply փլայ գ. Գործ, աշխատութիւն, պաշտօն, եղանակ, ճանապարհ. ծալք, խորշ, պատուած:

To Ply, բ, ն. Գանակոծ կամ քարկոծ առնել, հոսել, թափել, արկանել 'ի վերայ, լնուլ. վարել, 'ի վար արկանել, ծախել, մատուցանել, դնել. պատաղեցուցանել, պարապեցուցանել. փութացուցանել, աճապարել, թախանձել, աշխատ առնել:

To Ply, բ, չ. Գործել, աշխատիլ, միտ դնել, պարապիլ, պատաղիլ. ջան գործել, աճապարել. ուղի տալ, խոտորել:

Ply'ers փլա՛յըրզ. Տես Pliers.

Pneumátic, Pneumátical նիումէ՛թիք, նիումէ՛թիքէլ ած. Շնչական, օդական. շնչելոյ (մեքենայ):

Pneumátics նիումէ՛թիքս գ. Օդաբանութիւն. հոգեբանութիւն:

Pneumatólogy նիումէթօ՛լըճի գ. Հոգեբանութիւն, ճառ զհոգեղէն էակաց:

To Poach փօչ բ, ն. Եփել սակաւուք. հատանել կամ ճեղքել ընդ մէջ, հարկանել կամ անցուցանել ընդ մէջ. գողանալ:

To Poach, բ, չ. Գողանալ կամ փախուցանել զորսն, առնել գաղտ որսորդութիւն. տամկանալ, խոնաւանալ:

Poáchard փօ՛չըրտ գ. Թռչուն ինչ ջրային:

Poácher փօ՛չըր գ. Որ փախուցանէ զորսն, որսորդ 'ի ծածուկ:

Poáchiness փօ՛չինէս գ. Խոնաւութիւն, տամկութիւն, գիճութիւն:

Poáchy փօ՛չի ած. Խոնաւ, տամուկ, գիճին:

Pock փօք գ. Պխակ կամ ծաղիկ (ախտ):

Pócket փօ՛քէթ գ. Քսակ հանդերձից, գրպան. քանակութիւն ինչ:

To Pócket, բ, ն. Ի քսակ արկանել, դնել 'ի քսակի: – up, առնել կամ առնուլ ինչ գաղտ, գողանալ:

Pócketbook փօ՛քէթպուք գ. Գրքոյկ յիշատակաց 'ի գրպանի, տետր, յիշատակարան:

Pócketglass փօ՛քէթկլէս գ. Հայելի կրելի 'ի գրպանի:

Póckhole փօ՛քհօլ գ. Սպի կամ արած պխակի կամ ծաղկի:

Póckiness փօ՛քինէս գ. Գաղղիական ախտ:

Pócky փօ՛քի ած. Վարակեալ գաղղիական ախտիւ. պխակոտ:

Póculent փօ՛քիուլէնթ ած. Ըմպելի, կարգեալ 'ի պէտս ըմպելոյ:

Pod փօտ գ. Պարուտակ, պատիճ, պատեանք:

Podágrical փօտէ՛կրիքէլ ած. Ոտնացաւ, պատագրոտ. ոտնացաւութեան:

Pódder փօ՛տըր գ. Որ ժողովէ զոլեռունս:

Podge փօճ գ. Ճախին, ճահիճ, տղմուտ:

Póem փօ՛էմ գ. Քերթուած, բանաստեղծութիւն, ոտանաւոր բան:

Póesy փօ՛իզի գ. Բանաստեղծութիւն. քերթուած, քերթողութիւն. համառօտ ասացուած փորագրեալ:

Póet փօ՛էթ գ. Բանաստեղծ, քերթող:

Poetáster փօիթէ՛սթըր գ. Բանաստեղծ անհեթեթ:

Póetess փօ՛էթէս գ. Բանաստեղծուհի, քերթողուհի:

Poétic, Poétical փօէ՛թիք, փօէ՛թիքէլ ած. Բանաստեղծական, քերթողութեան:

Poétically փօէ՛թիքէլլի մ. Բանաստեղծօրէն:

To Poetíze փօիթա՛յզ բ, չ. Քերթողաբանել, տողել ոտանաւորս, հագներգել:

Póetress փօ՛էթրէս. Տ. Poetess.

Póetry փօ՛իթրի գ. Բանաստեղծութիւն, քերթողութիւն:

Póignancy փօ՛յնէնսի գ. Կծուութիւն, տապութիւն. սաստկութիւն:

Póignant փօ՛յնէնթ ած. Կծու, բարկ. սաստիկ, անհնարին. կծողական, խածատիչ, երգիծանողական:

Point փօյնթ գ. Սայր. ծայր, ծագ. ժապաւէն. սուր, սրաւանդ, գլուխ. նրբութիւն, խմաստակութիւն, ճարտարութիւն. կէտ (երկրաչափական), կէտ անբաժանելի. կէտ ժամանակի, վայրկեան, րոպէ, պահ, վայր, միջոց. պատուասիրութիւն,

պատիւ. աստիճան, սահման, վիճակ. կէտ կամ վերջակէտ. նիշ, նշան, խայտ, պիտակ. գիծ (հողմացուցի). սլաք. կէտ, նպատակ. հանգամանք, եղանակ. տեսութիւն, հայեցուած. նախադասութիւն, խնդիր. մասն կամ գլուխ բանի, նիւթ, բան. խաղ երաժշտական, հնչիւն, բարբառ: — by —, մի առ մի, մանրամասն: — -blank, ուղղակի, դէպ ուղիղ. ամենեւին, բոլորովին, յայտնապէս, հաւաստեաւ:

To Point, բ, ն. Սրել, սրածայր գործել. մատամբ ցուցանել, ակնարկել. ցուցանել, ծանուցանել. ուղղել. կիտադրել:

To Point, բ, չ. Մատամբ ցուցանել, մատնցոյց լինել. կիտադրել. ցուցանել, աղդ առնել, նշանակել. ստուգել, հաւաստել, յայտնի ցուցանել, պարզապէս նշանակել:

Póinted ֆօ՛յնթէտ ած. Սրածայր, սայրասուր. նուրբ, նրբամիտ, ճարտար, խորամանկ:

Póintedly ֆօ՛յնթէտլի մ. Նրբութեամբ, ճարտարմտութեամբ:

Póintedness ֆօ՛յնթէտնէս գ. Սրութիւն. նրբութիւն, ճարտարութիւն:

Póinter ֆօ՛յնթըր գ. Սլաք կամ ցուցակ ժամացուցի. շուն որսորդ որ ցուցանէ զորսն:

Póinting-stock ֆօ՛յնթին-ստօք գ. Նշաւակ, առակ նշաւակի:

Póintless ֆօ՛յնթլէս ած. Բութ, դուլ, անսայր:

Póison ֆօ՛յզըն գ. Թոյն, դեղ մահու: — -tree, ծառ ինչ թունաւոր:

To Póison, բ, ն. Թունել, թունաւորել, դեղակուր առնել. ապականել, վարակել, հարկանել:

Póisoner ֆօ՛յզնըր գ. Որ թունաւորէ կամ դեղակուր առնէ. ապականիչ:

Póisonous ֆօ՛յզնըս ած. Թունաւոր. մահաբեր, վնասակար, ապականարար:

Póisonously ֆօ՛յզնըսլի մ. Մահաբեր թունիւ:

Póisonousness ֆօ՛յզնըսնէս գ. Թունաւորութիւն:

Póitrel ֆօ՛յթրէլ գ. Լանջափոկ երիվարի. գրիչ երկաթի (փորագրողաց):

Poize ֆօյզ գ. Կշիռ, ծանրութիւն. հաւասարակշռութիւն. կշռորդ:

To Poize, բ, ն. Կշռել. ծանրացուցանել. հաւասարակշիռ լինել. քննել, զչափ առնուլ. ճնշել ծանրութեամբ:

Poke ֆօք գ. Պարկ, քուրձ, պարկ:

To Poke, բ, ն. Խնդրել առ խարխափ, խարխափել, զննել կամ արծարծել զաւաղանաւ:

Póker ֆօ՛քըր գ. Երկաթի գաւազան ինչ որով արծարծեն զհուր:

Póking-stick ֆօ՛քին-ստիք գ. Գործի ինչ:

Pólar ֆօ՛լէր ած. Բեւեռական:

Polárity ֆօլէ՛րիթի գ. Բեւեռականութի, ձգումն 'ի բեւեռն երկնից:

Pólary ֆօ՛լէրի ած. Բեւեռական, որ ձգի 'ի բեւեռն երկնից:

Pole ֆօլ գ. Բեւեռ երկնից. ցից, ձող, քեղի, գաւազան, խեչակ. ձող, ձողաչափ:

To Pole, բ, ն. Ձողաբարձ զարդարել:

Póleaxe ֆօ՛լէքս գ. Կացին, տապար:

Pólecat ֆօ՛լքէթ գ. Կենդանի ինչ նման կզոյ:

Póledavy ֆօ՛լտէվի գ. Ազգ ինչ խոշոր կտաւոյ:

Polémic ֆօլէ՛միք գ. Վիճող, վիճաբանող, հակաճառ:

Polémic, Polémical ֆօլէ՛միք, ֆօլէ՛միքէլ ած. Վիճաբանական: [դիտակ:

Polémoscope ֆօլէ՛մօսքօփ գ. Խոտորա

Pólestar ֆօ՛լսթար գ. Աստղ բեւեռական. առաջնորդ, ուղեցոյց:

Pólice ֆօ՛լիս գ. Տեսչութիւն քաղաքի՝ յանդորրութիւն քաղաքացւոց:

Póliced ֆօ՛լիստ ած. Բարեկարգ (կառավարութիւն քաղաքի կամ տէրութե):

Pólicy ֆօ՛լիսի գ. Քաղաքավարութիւն, քաղաքականութիւն. արուեստ, ճարտարութիւն, խորագիտութի. թուղթ, քարտէզ, պիտակ:

Pólish ֆօ՛լիշ գ. Ողորկումն, յղկումն. փայլիւն, մաքրութիւն. վայելչութիւն, գեղեցկութիւն, շնորհ:

To Pólish, բ, ն. Յղկել, ողորկել, մաքրել, սրբել. յարդարել, յօրինել, զարդարել:

To Pólish, բ, չ. Յղկիլ, մաքրիլ, զարդարիլ, փայլիլ: [կելի:

Pólishable ֆօ՛լիշէպլ ած. Յղկելի, ողոր

Pólisher ֆօ՛լիշըր գ. Յղկիչ, մաքրիչ, սրբիչ, ողորկիչ:

Políte ֆօլա՛յթ ած. Ողորկ, հարթ, փայլուն, մաքուր, սուրբ, յստակ, ջինջ. գեղեցիկ, չքնաղ, վայելուչ. քաղաքավար, քաղցրաբարոյ:

Polítely ֆօլա՛յթլի մ. Վայելչապէս, գեղեցկապէս, քաղաքավարութեամբ:

Políteness ֆօլա՛յթնէս գ. Վայելչութիւն, գեղեցկութիւն, շնորհ, քաղաքավարութիւն, քաջակենցաղութիւն, ազնուական բարք:

Pólitic ֆօ՛լիթիք ած. Քաղաքական. խոհական, իմաստուն, հանճարեղ, աչալուրջ, զգուշաւոր. ճարտար, խորագէտ:

Polítical ֆօլի՛թիքէլ ած. Քաղաքական,

քաղաքավարի. խորագէտ, ճարտար, աչալուրջ:

Polítically փօլիթիքըլլի մ. Քաղաքականութեամբ, քաղաքավարութեամբ, հրահանգօք. խորագիտութեամբ, ճարտարութեամբ, խորամանկութեամբ:

Politicáster փօլիթիքէսթըր գ. Խմաստակ կամ անձնահաճ քաղաքական:

Politícian փօլիթիշըն գ. Քաղաքական, քաղաքավար, վարժ կամ քաջակիրթ 'ի քաղաքականութեան. ճարտար, խորամանկ:

Póliticly փօ՛լիթիքլի մ. Ճարտարութեամբ, խորագիտութեամբ, աչալրջութեամբ:

Pólitics փօ՛լիթիքս գ. Քաղաքականութիւն, քաղաքավարութիւն, աշխարհավարութիւն:

Póliture փօ՛լիթիուր գ. Ցոլումն, ողորկումն, մաքրութիւն:

Pólity փօ՛լիթի գ. Քաղաքականութիւն, բարեկարգութիւն:

Poll փօլ գ. Գլուխ. համար կամ ժողով քաղաքացեաց, քուէարկութիւն, ցանկ, ցուցակ. ձուկն ինչ որ և կոչի Chub կամ Cheven.

To Poll, ն., ն. Հատանել զգլուխ՝ զծայր կիտ զգխակս ծառոց. հատանել զեղջիւրս. փոքրել զհերս. հատանել, յափշտակել, կորզել. յափշտակել, կողոպտել. ունել զհամար, 'ի համար արկանել. մտանել 'ի համար քուէարկուաց:

Póllard փօ՛լլէրտ գ. Եղջերու որոյ ստեղունք յապաւեալ են. ծայրահատ, գնդագլուխ ուռի. կրճատեալ դրամ. գլխան ձուկն: [րամոյ:

Póllen փօ՛լլէն գ. Փոշի կամ թեփ ման_

Póllenger փօ՛լլընճըր գ. Մացառք, թփուտք, թաւ անտառ:

Póller փօ՛լլըր գ. Կեղեքիչ, յափշտակող, աւարառու. քուէարկու:

Póllevil փօ՛լիվըլ գ. Ուռոյց ինչ 'ի պարանոցի ձիոց:

To Pollúte փօլլիուտ ն., ն. Պղծել, ապականել, աղտեղել, շաղախել:

Pollútedness փօլլիուտէտնէս գ. Պղծութիւն, ապականութիւն, աղտեղութիւն:

Pollúter փօլլիուտըր գ. Աղտեղիչ, ապականիչ:

Pollútion փօլլիուշըն գ. Պղծութիւն, գիճութիւն, աղտեղութիւն, ղազրութիւն:

Póltron փօ՛լթրըն գ. Երկչոտ, վեհերոտ, վատ, վատասիրտ:

Polyacóustic փօլիէքաուսթիք ած. Բազմահնչիւն, մեծաձայն:

Polyánthos փօլիէնթըս գ. Բազմածաղիկ (բոյս ինչ):

Polyédrical, Polyédrous փօլիէտրիքըլ, փօլիէտրըս ած. Բազմագիծ, բազմանիստ:

Poly'gamist փօլիկէմիսթ գ. Բազմակին. ջատագով կարծեաց բազմակնութեան:

Poly'gamy փօլիկէմի գ. Բազմակնութիւն:

Pólyglot փօ՛լիկլօթ ած. Բազմալեզու, բազմալեզուեան:

Pólygon փօ՛լիկըն գ. Բազմանկիւն (ձև երկրաչափական):

Poly'gonal փօլիկօնըլ ած. Բազմանկիւնի:

Pólygram փօ՛լիկրէմ գ. Բազմագիծ կամ յոգնագիծ (ձև):

Poly'graphy փօլիկրէֆի գ. Բազմագրութիւն, փակագրութիւն:

Poly'logy փօլիլօճի գ. Բազմաբանութիւն, շատախօսութիւն:

Poly'mathy փօլիմէթի գ. Բազմուսումնութիւն, բազմագիտութիւն:

Polypétalous փօլիփէթէլըս ած. Բազմատերև, յոգնատարրթ, բազմաթերթ:

Polyphónism փօլիֆօնիզմ գ. Բազմութիւն ձայնից, արձագանգք:

Pólypody փօ՛լիփօտի գ. Պոլիպոդ (խոտ):

Pólypous փօ՛լիփըս ած. Պոլիպոդական, պոլիպոդեան:

Pólypous, գ. Պոլիպոդ (միս աճեցեալ 'ի անդամս. արիւն թանձրացեալ 'ի սրտի). ձուկն ինչ:

Pólyscope փօ՛լիսքօփ գ. Բազմադիտակ:

Pólyspast փօ՛լիսփէսթ գ. Բազմաճախարակ, գործի բազմաճախարակեայ:

Polyspérmous փօլիսփէրմըս ած. Բազմասերմն (տունկ):

Polysyllábical փօլիսիլլէպիքըլ ած. Բազմավանկ, բազմահնչիւն:

Polysy'llable փօլիսիլլէպլ գ. Բազմավանկ բառ:

Polythéism փօլիթիիզմ գ. Բազմաստուածութիւն:

Polythéist փօլիթիիսթ գ. Բազմած:

Pomáce փօմէյս գ. Ջիւթ խնձորոյ:

Pomáceous փօմէշըս ած. Ի խնձորոյ:

Pomáde փօմէյտ գ. Իւղ ինչ անուշահոտ:

Pómander փօ՛մէնտըր գ. Ջանգուած կամ գնտակ անուշահոտ ծխանելեաց:

Pomátum փօմէթըմ գ. Իւղ ինչ անուշահոտ, օծանելիք, ճարպ անոյշ:

To Pome փօմ ն, չ. Գլուխ կապել, աճել կամ բուսանել իբրև զխնձոր:

Pomegránate փըմկրէնէթ գ. Նուռն. նռնենի:

Pómeroy, Pomeróyal փըմրօյ, փըմրօյէլ գ. Ազգ խնձորոյ:

Pomíferous փօմիֆէրըս ած. Խնձորաբեր, որ բերէ զպտուղ նման խնձորոյ:

Pómmel փը՛մմէլ գ. Գնտակ, զարդ 'ի ձև

խնձորոյ. գունտ համետի կամ երախակալի սրոյ:

To Pómmel, ք, ն. Հարկանել լախտիւ, հարկանել, ծեծել:

Pomp ֆօմփ գ. Պերճութիւն, պերճասիրութիւն, փառք, շուք. հանդէս, շքեղութի:

Pómpholyx ֆօ՛մֆօլիքս գ. Մեղծ պղնձոյ 'ի ներքսակողմն անօթոյն:

Pómpion ֆը՛մփիըն գ. Դդում:

Pómpous ֆօ՛մփըս ած. Շքեղ, պայծառ, մեծաշուք, բազմահանդէս, երևելի, փառաւոր:

Pómpously ֆօ՛մփըսլի մ. Հանդիսիւ, շքով, փառօք, շքեղաշուք հանդիսիւ, մեծահանդէս, շքով մեծաւ:

Pómpousness ֆօ՛մփըսնէս գ. Շքեղութի, պերճութիւն, փառք, պարծանք:

Pond ֆօնտ գ. Լիճ, լճակ, ծովակ. աւազան:

To Pónder ֆօ՛նտըր ք, ն. Քաջ կշռել, քննել, միտ դնել, խելամուտ լինել:

To Pónder, ք, չ. Խորհիլ, քննել, խելամուտ լինել:

Pónderable ֆօ՛նտըրէպլ ած. Զոր մարթ է կշռել կամ 'ի միտ առնուլ:

Pónderal ֆօ՛նտըրէլ ած. Կշռեալ, կշռոյ:

Ponderátion ֆօնտըրէ՛յշըն գ. Կշիռ, կշռութիւն, կշռումն:

Pónderer ֆօ՛նտըրըր գ. Զգուշաւոր, խոհական:

Ponderósity ֆօնտըրօ՛սիթի գ. Կշիռ, ծանրութիւն:

Pónderous ֆօ՛նտըրըս ած. Ծանր, ծանրակշիռ, ծանրակիր. կարևոր, երևելի. սաստիկ, ուժգին, զօրաւոր:

Pónderously ֆօ՛նտըրըսլի մ. Ծանրութբ, ուժգին:

Pónderousness ֆօ՛նտըրըսնէս գ. Ծանրութիւն, կշիռ:

Pónent ֆօ՛նէնթ ած. Արևմտեան, արևմտից:

Póniard ֆօ՛նիէրտ գ. Դաշնակ, դաշոյն:

To Póniard, ք, ն. Խոցել կամ հարկանել դաշնակաւ:

Ponk ֆօնք գ. Ցնորք գիշերական:

Póntage ֆօ՛նթիճ գ. Տուրք կամրջաց:

Póntiff ֆօ՛նթիֆ գ. Քահանայապետ, հայրապետ. քրմապետ:

Pontífical ֆօնթի՛ֆիքէլ գ. Մաշտոց քահանայապետական:

Pontífical, ած. Քահանայապետական. քրմապետական. շքեղ, երևելի, մեծահանդէս. կամրջաշէն:

Pontífically ֆօնթի՛ֆիքէլլի մ. Քահանայապետաբար:

Pontíficate ֆօնթի՛ֆիքէթ գ. Քահանայապետութիւն:

Póntifice ֆօ՛նթիֆիս գ. Շինուծ կամրջի:

Pónton ֆօ՛նթուն գ. Կամուրջ գործեալ 'ի նաւակաց:

Póny ֆօ՛նի գ. Երիվարիկ, ձի փոքրիկ:

Pool ֆուլ գ. Լիճ, լճակ, ծովակ:

Poop ֆուփ գ. Խելք կամ յետակողմն նաւուն:

Poor ֆուր ած. Աղքատ, կարօտեալ, չքաւոր, անանկ. տառապեալ, հէգ, թշուառ. փանաքի, անարգ, չնչին, նուաստ, անպիտան. անձուկ, աննշոյլ. անբերրի, անպտուղ. նիհար, վտիտ, անօսր, ցամաքեալ. վատասիրտ, երկչոտ: The –, աղքատք, բազմութի աղքատաց: – -house, աղքատանոց: – -rate, բաժ աղքատաց: – 's-box, գանձանակ աղքատաց: – -spirited, վատասիրտ, վեհերոտ: – -spiritedness, վատասրտութիւն, վհատութիւն:

Poórly ֆու՛րլի մ. Աղքատաբար. թշուառաբար. անարգաբար:

Poórness ֆու՛րնէս գ. Աղքատութիւն, կարօտութիւն, չքաւորութիւն. նուաստութիւն, անարգութիւն, անպիտանութիւն. անպտղութիւն, նուաղութիւն, անարգասաւորութիւն:

Pop ֆօփ գ. Տչիւն, հնչիւն:

To Pop, ք, չ. Տչել, յանկարծ յարձակիլ կամ մտանել:

To Pop, ք, ն. Յանկարծակի մուծանել կամ հանել, արձակել, ընկենուլ. խաբել, պատրել:

Pope ֆօփ գ. Պապ. ձուկն ինչ փոքրիկ:

Pópedom ֆօ՛փտըմ գ. Պապութիւն, քահանայապետութիւն:

Pópery ֆօ՛փըրի գ. Կրօնք պապական:

Pópeseye ֆօ՛փսայ գ. Մսան աղդեր:

Pópgun ֆօ՛փկըն գ. Հողմահար կամ փայտեղէն հրացան մանկանց:

Pópinjay ֆօ՛փինճէյ գ. Թութակ. փայտփոր (թռչուն). խտասէր, սարփածու:

Pópish ֆօ՛փիշ ած. Պապական. պապադաւանից:

Pópishly ֆօ՛փիշլի մ. Իբրև զպապական:

Póplar ֆօ՛փլէր գ. Կաղամախ:

Póppy ֆօ՛փփի գ. Մեկոն, խաշխաշ:

Pópulace ֆօ՛փիուլէս գ. Խաժամուժ ամբոխ, խառնիճաղանճ, ամբոխ, ռամիկ:

Pópulacy ֆօ՛փիուլէսի գ. Խաժամուժ ամբոխ, բազմութիւն ռամկի:

Pópular ֆօ՛փիուլէր ած. Ժողովրդական, ռամկական. ընտանի, հասարակ, սովորական. ըստ քմաց ժողովրդեան կամ ռամկի. կուսակից ժողովրդեան. սփռեալ 'ի մէջ ամբոխին. փոխադրական, սարափոխիկ:

Populárity ֆօփիուլէ՛րիթի գ. Շնորհք կամ սէր ժողովրդեան. հաճոյք ռամկին. եղանակ կամ գնացք ժողովրդեան:

Pópularly ֆօ՛փիուլըրլի մ. Ըստ եղանակի՝ ըստ հաճոյս կամ ըստ մտաց ժողովրդեան:

To Pópulate ֆօ՛փիուլէյթ բ, չ. Բազմամարդ առնել, լնուլ բնակչօք, երթալ ժողովրդեան բնակել ուրեք:

Populátion ֆօփիուլէ՛յշըն գ. Բազմամարդութիւն, բազմութիւն ժողովրդեան:

Populósity ֆօփիուլօ՛սիթի գ. Բազմամարդութիւն:

Pópulous ֆօ՛փիուլըս ած. Բազմամարդ, մարդաշատ:

Pópulously ֆօ՛փիուլըսլի մ. Բազմամարդութեամբ, բազմութեամբ բնակչաց:

Pópulousness ֆօ՛փիուլըսնէս գ. Բազմամարդութիւն:

Pórcelain ֆօ՛րսիլէյն գ. Ճախճապակի, բաժակ կամ սկուտեղ յախճապակեայ. փիփիեմ, անձեռուկ:

Porch ֆօրչ գ. Գաւիթ կամարակապ կամ սիւնազարդ, գաւիթ, նախադուռն. ճեմելի յարկածածուկ:

Pórcupine ֆօ՛րքիուփայն գ. Ոզնի, կողնի:

Pore ֆօր գ. Ծակ, ծակոտի:

To Pore, բ, չ. Ցառիլ, պշնուլ, միտ դնել, մտադիր լինելանուլ:

Póreblind ֆօ՛րպլայնտ ած. Կարճատես, վատատես:

Póriness ֆօ՛րինէս գ. Լիութիւն ծակոտեաց, լինելն ծակոտկէն:

Pork ֆօրք գ. Խոզենի:

Pórker ֆօ՛րքըր գ. Խոզ:

Pórkeater ֆօ՛րքիթըր գ. Որ ուտէ խոզենի:

Pórket ֆօ՛րքիթ գ. Խոզքորակ, խոճկորակ:

Pórkling ֆօ՛րքլինկ գ. Խոզքորակ զինցիկ, խոճկորակ:

Porósity ֆօրօ՛սիթի գ. Լինելն ծակոտկէն:

Pórous ֆօ՛րըս ած. Ծակոտկէն, լի ծակոտեօք, ծակալից:

Pórousness ֆօ՛րըսնէս գ. Լինելն ծակոտկէն, ծակոտիք:

Pórphyre, Pórphyry ֆօ՛րֆըր, ֆօ՛րֆըրի գ. Պորփիւր, պորփիւրեան կիճ:

Pórpoise, Pórpus ֆօ՛րփըս գ. Ծովախոզ (ձուկն ինչ):

Porráceous ֆօրրէ՛շըս ած. Պրասագոյն (մաղձ):

Porréction ֆօրրէ՛քշըն գ. Կարկառումն:

Pórret ֆօ՛րրէթ գ. Սոխ ինչ փոքրիկ (առձ. արփաճէք սողան):

Pórridge ֆօ՛րրիճ գ. Թան:

Pórridgepot ֆօ՛րրիճփօթ գ. Աման, պղյան:

Pórringer ֆօ՛րրինճըր գ. Պնակ, սկաւառակ. զարդ զլխոյ (առի 'ի նախատինս):

Port ֆօրթ գ. Նաւահանգիստ. դուռն. պատուհան թնդանօթից նաւու. գնացք, ընթացք, շարժուած, կերպարան, տեսիլ, երևոյթ:

To Port, բ, ն. Ցանձին բերել, կերպարանել:

Pórtable ֆօ՛րթէպլ ած. Տանելի, կրելի, դիւրատար. ներելի, համբերժելի:

Pórtableness ֆօ՛րթէպլնէս գ. Դիւրատարութիւն, դիւրաբարձութիւն:

Pórtage ֆօ՛րթէճ գ. Վարձ բեռնակրի կամ տանելոյ. ծակ կամ պատուհան թնդանօթից:

Pórtal ֆօ՛րթէլ գ. Կամար դրան, դուռն:

Pórtance ֆօ՛րթէնս գ. Ընթացք, գնացք, եղանակ, շարժուած, տեսիլ, կերպարան:

Portcúllis, Pórtcluse ֆօրթքը՛լլիս, ֆօ՛րթքլիուզ գ. Դռնափակ, նիգ, սողս, փակաղակ:

To Portcúllis, բ, ն. Աղխել, փակել, ամրափակել:

To Portén̈d ֆօրթէ՛նտ բ, ն. Գուշակել, ծանուցանել յառաջագոյն, նշանակել:

Porténsion ֆօրթէ՛նշըն գ. Գուշակութի, ցուցակութիւն, նշան:

Portént ֆօրթէ՛նթ գ. Նշան, գուշակութիւն, նշանակ. հրաշք, նորանշան ինչ:

Porténtous ֆօրթէ՛նթըս ած. Գուշակ, գուշակական, 'ի նշան կամ 'ի նշանակ. հրաշալի, նորանշան, ահեղ, զարհուրելի:

Pórter ֆօ՛րթըր գ. Դռնապան. բեռնակիր, բեռնաբարձ:

Pórterage ֆօ՛րթըրէճ գ. Վարձ բեռնակրի կամ բերողի:

Pórtglave ֆօ՛րթկլէյվ գ. Սուսերակիր:

Pórthole ֆօ՛րթհօլ գ. Պատուհան թնդանօթից նաւու:

Pórtico ֆօ՛րթիքօ գ. Գաւիթ կամ սրահ յարկեալ:

Pórtion ֆօ՛րշըն գ. Մասն, բաժին. մասն ժառանգութեան. օժիտ:

To Pórtion, բ, չ. Բաժանել, բաշխել. տալ բաժին կամ օժիտ:

Pórtioner ֆօ՛րշընըր գ. Բաժանարար, բաշխող:

Pórtliness ֆօ՛րթլինէս գ. Աչեղութիւն կամ չքեղութիւն գնաց, պերճութիւն, մեծանձնութիւն, մեծութիւն:

Pórtly ֆօ՛րթլի ած. Շքեղ, վեհ, վսեմական, փառացի, չքնաղ, գեղեցիկ, ազնուական. անձնեայ, թիկնաւէտ, մեծամարմին:

Pórtman ֆօ՛րթմէն գ. Քաղաքացի, բնակիչ արուարձանի:

Portmánteau ֆօրթմէ՛նթօ գ. Պայուսակ, տոպրակ կամ մախաղ ճանապարհորդաց:

Pórtrait ֆօ՛րթրէյթ գ. Կենդանագիր, պատկեր, նմանութիւն:

To Pórtrait, բ, ն. Կենդանագրել, նկարել:

Pórtraiture ֆօ՛րթրէթիուր. S. Portrait.

To Pórtray ֆօ՛րթրէյ բ, ն. Կենդանագրել,

նկարել. նկարակերտել, զարդարել նկարուք:

Pórtress ֆօ՛րթրէս գ. Դռնապանուհի:

Pórwigle ֆօ՛րուիկլ գ. Գորտ փոքրիկ:

Póry ֆօ՛րի ած. Ծակոտկէն:

To Pose ֆօզ բ, ն. Շփոթել, խափան արկանել, պապանձել, շաղել, արկանել 'ի հող կամ 'ի տարակուսանս, արգելուլ, խափանել. հարցանել, խնդրել:

Póser ֆօ՛զըր գ. Հարցանող, քննիչ:

Pósited ֆօ՛զիթէտ ած. Եդեալ, կարգեալ:

Posítion ֆօզի՛շըն գ. Դիրք, դրութիւն. առաջարկութիւն, խնդիր. դիրք ձայնաւորի նախադաս կրկին բաղաձայնից (ըստ քերականաց):

Posítional ֆօզի՛շընըլ ած. Որ հայի 'ի դիրս, պատշաճեալ առ դիրս:

Pósitive ֆօ՛զիթիվ ած. Դրական, իրական, ստոյգ, հաւաստի. պարզ, որոշ, առանձին. պինդ, հաստատուն. դրական կամ կարգեալ (օրէնք). դրական (անուն ըստ քերականաց):

Pósitively ֆօ՛զիթիվլի մ. Դրականապէս, իրապէս, արդեամբք, տիրապէս. պարզապէս, յայտնապէս, հաւաստեաւ. որոշակի:

Pósitiveness ֆօ՛զիթիվնէս գ. Դրականութիւն, արդիւնք. ստուգութիւն, հաւաստութիւն:

Positívity ֆօզիթի՛վիթի գ. Ստուգութի, հաւաստութիւն, վստահութիւն:

Pósiture ֆօ՛զիթիուր գ. Դիրք, դրութի:

Pósnet ֆօ՛սնէթ գ. Աման, կաթսայ, կճուճ:

Pósse ֆօ՛սսի գ. Կար, կարողութիւն, զօրութիւն, ձեռն:

To Posséss ֆօզզէ՛ս բ, ն. Ստանալ, ժառանգել, ունել. տանուլ, պաշարել, գրաւել, նուաճել. հարկանել (դեւի):

Posséssion ֆօզզէ՛շըն գ. Ստացուածք, ժառանգութիւն, իշխանութիւն. ստացուած, կալուած, վիճակ. դիւահարութիւն:

To Posséssion, բ, ն. Տալ իշխանութի կամ ժառանգութիւն: [ցող:

Posséssioner ֆօզզէ՛շընըր գ. Տէր, ստա-

Póssessive ֆօ՛զզէսսիվ ած. Ստացական:

Posséssor ֆօզզէ՛սսըր գ. Ստացող, տէր, իշխան, ժառանգորդ, ժառանգաւոր:

Póssessory ֆօ՛զզէսսըրի ած. Ստացողական, ստացող:

Pósset ֆօ՛սսէթ գ. Ըմպելի ինչ:

To Pósset, բ, ն. Մակարդել, թթուեցուցանել:

Possibílity ֆօսսիպի՛լիթի գ. Կարելութիւն, հնարաւորութիւն. հնարաւորք:

Póssible ֆօ՛սսիպլ ած. Կարելի, հնարաւոր:

Póssibly ֆօ՛սսիպլի մ. Ըստ կարի, եթէ մարթ իցէ. եթէ, գուցէ, թերեւս:

Post ֆօսթ գ. Թղթաբեր, թղթատար. քաջընթաց, սուրհանդակ. արշաւասոյր ընթացք. դիրք, դրութիւն. նիստ, տեղի, կայան. պաշտօն, պաշտօնատարութիւն, իշխանութիւն. ցից. սեամք, դրանդիք: --boy, քաջընթաց, սուրհանդակ: --captain, նաւապետ: --day, օր թղթաբերի: --house, տուն նամակաց: --master, դըւխաւոր տան նամակաց: --office, դիւան նամակաց: --paid, նամակ կանխավճար:

To Post, բ, չ. Ճանապարհորդել քաջընթացիւք կամ սուրհանդակօք, արշաւասոյր ընթանալ, փութալ, ճեպել:

To Post, բ, ն. Նշաւակել, կարգել 'ի նշաւակ, արձանացուցանել, կանգնել, քարոզել, հրատարակել. դնել, կարգել, կացուցանել, հաստատել. օրինակել կամ փոխադրել զհաշիւն. յամեցուցանել, յապաղել:

Póstage ֆօ՛սթէճ գ. Վարձ թղթատարի կամ թղթաբերի, վճար դրամոց սակս առաքելոյ զնամակս:

To Postdáte ֆօսթտէ՛յթ բ, ն. Դնել թուական սուտ կամ յետնագոյն:

Postdilúvian ֆօսթտիլիու՛վիէն գ. Որ եկաց զկնի ջրհեղեղին:

Postdilúvian, ած. Զկնի ջրհեղեղին, յետնագոյն քան զջրհեղեղն:

Póster ֆօ՛սթըր գ. Քաջընթաց, սուրհանդակ, որ ճանապարհորդէ կամ գնայ սուրհանդակօրէն:

Postérior ֆօսթի՛րիըր ած. Յետին, յետնագոյն, յետագայ, երկրորդ, կրսեր, վերջին. յետակողմեան:

Postériors ֆօսթի՛րիըրզ գ. Յետոյք. երստան, սրբան:

Posteriórity ֆօսթիրիօ՛րիթի գ. Յետնութի:

Postérity ֆօսթէ՛րիթի գ. Յետինք, յետագայք, ապառնիք, զկնիք, յաջորդք, զաւակք, որդիք, վերջինք:

Póstern ֆօ՛սթէրն գ. Դռնակ:

Postexístence ֆօսթէկզի՛սթէնս գ. Ապագայ գոյութիւն:

Postháckney ֆօսթհէ՛քնի գ. Ձի կմ կառք սուրհանդակաց 'ի վարձու կալեալ:

Postháste ֆօսթհէ՛սթ գ. Արշաւասոյր ընթացք, խուճապումն:

Pósthorse ֆօ՛սթհօրս գ. Երիվար սուրհանդակաց:

Pósthumous ֆօ՛սթհիումըս ած. Յետ մահուան (թողեալ կամ 'ի լոյս ընծայեալ):

Póstic ֆօ՛սթիք ած. Յետին, յետակողման:

Póstil ֆօ՛սթիլ գ. Բացատրութիւն գրոց եդեալ 'ի լուսանցս:

To Póstil, բ, ն. Կարգել բացատրութիս 'ի լուսանցս գրոց, նշանակել 'ի լուսանցս:

Póstiller ֆօ՛ստիլլըր գ. Որ նշանակէ 'ի լուսանցս գրոց:
Postíllion ֆօստի՛լլըն գ. Վարիչ քաջըն-թաց երիվարաց, կառավար, սուրհանդակ:
Postliminious ֆօստլիմի՛նիըս ած. Ջնին, յետադայ, հետևորդ:
Postmerídian ֆօստմըրի՛տիըն ած. Ջնին միջօրէի:
To Postpóne ֆօստփօ՛ն բ, ն. Դնել յե-տոյ, յետաձգել, յապաղել. անգոսնել, փոքր համարել:
Póstscript ֆօ՛ստսքրիփտ գ. Յետագրու-թիւն, յաւելուած նամակաց:
Póstulate ֆօ՛ստիուլէյթ գ. Խնդրուած, խնդիր:
To Póstulate, բ, ն. Խնդրել, հայցել:
Postulátion ֆօստիուլէ՛յշըն գ. Խնդիր, խնդրուած, հայցուած:
Póstulatory ֆօ՛ստիուլէթըրի ած. Մաղ-թողական, խնդրելալ:
Postulátum ֆօստիուլէ՛յթըմ գ. Խնդիր կամ խնդրուած (ըստ երկրաչափից):
Pósture ֆօ՛սչիուր գ. Դիրք, դրութիւն, նիստ. կարգ, եղանակ, տեսիլ, կերպարան. վիճակ, հանգամանք: [տեղել:
To Pósture, բ, ն. Կարգել, դնել, դե-
Pósture-master ֆօ՛սչիուր-մասթըր գ. Ու-սուցիչ կրթական շարժմանց մարմնոյ:
Pósy ֆօ՛զի գ. Խորագիր մատանեաց. փունջ ծաղկանց:
Pot ֆօտ գ. Աման խեցեղէն, խեցի, թա-ղար, պղինձ. կուժ, սափոր, թակոյկ. ստաման, քսեստ: To go to –, կործանիլ, ստտակիլ, սպառիլ, մաշիլ:
To Pot, բ, ն. Դնել կամ արկանել յա-նօթ խեցեղէն:
Pótable ֆօ՛թէպլ ած. Ըմպելի:
Pótableness ֆօ՛թէպլնէս գ. Լինելն ըմ-պելի:
Pótager ֆօ՛թէճըր գ. Պղինձ, խեցի, պը-նակ, սկուտեղ:
Potárgo ֆօթա՛րկօ գ. Աղածոյ կերակուր ինչ հնդկաց:
Pótash ֆօ՛թէշ գ. Աղ հանեալ 'ի մոխրոյ բուսականաց:
Potátion ֆօթէ՛յշըն գ. Գինարբուք, ար-բեցութիւն. արբումն. ըմպելի:
Potáto ֆօթէ՛յթօ գ. Գետնախնձոր:
Pótbellied ֆօ՛թպէլլիտ ած. Մեծափոր, թանձրապորտ:
Pótbelly ֆօ՛թպէլլի գ. Փոր ուռուցեալ կամ խճողեալ:
To Potch ֆօչ բ, ն. Մղել, վանել, ընդ-հարկանել. եփել սակաւիկ մի: S. to Poach.
Potcompánion ֆօթքըմփէ՛նիըն գ. Ընկեր գինարբուաց:

Pótency ֆօ՛թընսի գ. Կարողութիւն, զօ-րութիւն, իշխանութիւն. ոյժ, ազդեցու-թիւն, բնութիւն:
Pótent ֆօ՛թընթ ած. Կարող, քաջ, հզօր, բուռն, սաստիկ. զօրեղ, ազդու:
Pótentate ֆօ՛թընթէթ գ. Տէր, իշխան, արքայ, ինքնակալ:
Poténtial ֆօթէ՛նշըլ ած. Կարողական. զօրեղ, զօրութեամբ: [ղութիւն:
Potentiálity ֆօթէնշիէ՛լիթի գ. Կարո-
Poténtially ֆօթէ՛նշըլլի մ. Կարողաբար, կարողութեամբ. զօրութեամբ, ըստ էութեան:
Pótently ֆօ՛թընթլի մ. Կարողապէս, հզօ-րեղապէս, ուժգին, մեծապէս, կարի:
Pótentness ֆօ՛թընթնէս գ. Կարողութիւն, զօրութիւն, ոյժ:
Pótgun ֆօ՛թկըն. Տես Popgun.
Pothánger ֆօթհէ՛նկըր գ. Շղթայ կաթ-սայից կամ պղնձոյ կախեալ 'ի կրակա-րանի:
Póthecary ֆօ՛թհիքէրի գ. Դեղագործ, դեղավաճառ:
Póther ֆը՛տհըր գ. Աղմուկ, շփոթ, խռո-վութիւն, յուզմունք, կամ. սմն հեղձու-ցիչ, փոշի դիզացեալ, փոթորիկ:
To Póther, բ, չ. Աղմուկ յարուցանել, փոթորկել:
To Póther, բ, ն. Աղմկել, շփոթել, խռո-վեցուցանել:
Pótherb ֆօ՛թհըրպ գ. Խոտ, բանջար, խա-ւարտ:
Póthook ֆօ՛թհուք գ. Ճանկ կամ ունե-լիք պղնձոյ և կաթսայի. գիր խեղաթիւր կամ անվայել: [ղական:
Pótion ֆօ՛շըն գ. Ըմպելի, դեղ մաքրո-
Pótlid ֆօ՛թլիտ գ. Կափարիչ պղնձոյ կամ սանի:
Pótsherd ֆօ՛թշըրտ գ. Բեկոր խեցեաց կամ խեցեղէն անօթոց:
Póttage ֆօ՛թթէճ գ. Թան:
Pótter ֆօ՛թթըր գ. Բրուտ: [բրտի:
Póttern-ore ֆօ՛թթըրն-օր գ. Ապակեբուռն
Pótting ֆօ՛թթինկ գ. Արբումն:
Póttle ֆօ՛թթըլ գ. Ջափ ինչ հեղանիւ-թոց. ստաման, սափոր, թակոյկ:
Potváliant ֆօթվէ՛լիընթ ած. Ջուարթա-ցեալ կամ զօրացեալ ըմպելեօք:
Pótulent ֆօ՛թիուլընթ ած. Արբեալ, արբ-շիռ, գինեմոլ. քաջ առ ըմպել:
Pouch ֆաուչ գ. Քսակ, պարկ, մախաղ, պայուսակ. մեծափոր:
To Pouch, բ, ն. Արկանել 'ի քսակ, ա-մանել. կլանել. խոժոռիլ, կնճռել դէմս, ցցուել զշրթունս:
Póuchmouthed ֆա՛ուչմաութհէտ ած. Մե-ծաշուրթն, լայնաշուրթն:

Póverty ֆօ՛վըրթի գ. Աղքատութիւն, կարօտութիւն, չքաւորութիւն, տնանկութիւն. նուաղութիւն, նուաստութիւն:

Poúldavis ֆօ՛ւլտէվիս գ. Խոշոր կտաւ 'ի պէտս առագաստի նաւու:

Poult ֆօլթ գ. Վառեակ, հաւձագ:

Poúlterer ֆօ՛լթըրըր գ. Հաւավաճառ:

Poúltice ֆօ՛լթիս գ. Սպեղանի:

To Poúltice, բ, ն. Դնել կամ արկանել սպեղանիս:

Poúltive ֆօ՛լթիվ գ. Սպեղանի:

Poúltry ֆօ՛լթրի գ. Հաւք, պարարակք:

Pounce ֆա՛ունս գ. Մագիլ թռչնոց. փոշի մելնոյ կամ սուտի քարի:

To Pounce, բ, ն. Ծակել, ծակոտել. ցանել ընդ փոքրիկ ծակս. ողորկել 'ի ձեռն փոշւոյ մելնոյ. ըմբռնել մագլցի, մագլցել:

Poúnced ֆա՛ունստ ած. Մագլաւոր:

Poúncetbox ֆա՛ունսէթպօքս գ. Տուփ որ ունի խուփ ծակոտկէն:

Pound ֆա՛ունտ գ. Լիտր (կշիռ երկոտասան կամ վեշտասան ունկեայ). լիտր (դրամ որ արժէ քսան շիլլին). փակարան կամ արգելանոց ինչ:

To Pound, բ, ն. Հարկանել, լեռնել, մանրել, խորտակել, փշրել. արգելուլ, փակել, ունել յարգելանի:

Póundage ֆա՛ունտէճ գ. Տուրք առ իւրաքանչիւր լիտր:

Póunder ֆա՛ունտըր գ. Ազգ խոշոր թանձի. որ կշռէ կամ ունի այսչափ ինչ լիտր. սանդխոտան:

To Pour ֆօր բ, ն. Հեղուլ, հոսել, թափել, արկանել. արձակել, ձգել:

To Pour, բ, չ. Հոսիլ, հեղանիլ. գնալ, ընթանալ, խաղալ. անկանիլ 'ի վերայ, յարձակիլ, ընդհարկանիլ:

Póurer ֆօ՛րըր գ. Որ հեղու կամ հոսէ, մատուցակ:

Pout ֆա՛ութ գ. Բարադիաց (ձուկն ինչ). ծռութիւն դիմաց, խոժոռադէմ հայեցուած:

To Pout, բ, չ. Խոժոռ ակնարկել, կընճռել զդէմս, ցցուել զշրթունս. կախիլ, անկանիլ:

Pówder ֆա՛ուտըր գ. Փոշի, վառօդ: — -box, տուփ փոշւոյ հերաց: — -chests, արկեղք վառօդի: — -horn, եղջիւր վառօդի: — -mill, անկան վառօդի: — -room, շտեմարան վառօդի:

To Pówder, բ, ն. Ի փոշի դարձուցանել, փշրել, մանրել. փոշի ցանել 'ի վերայ. աղել, յաղել:

To Pówder, բ, չ. Ուժգին յարձակիլ 'ի վերայ:

Pówdering-tub ֆա՛ուտըրինկ-թըպ գ. Հընձան կամ տակառ աղելոյ զմիս:

Pówdery ֆա՛ուտըրի ած. Փոշետեսակ, փոշելից, մանրամաղ, մանր, նուրբ, դիւրափխրելի:

Pówer ֆա՛ուըր գ. Իշխանութիւն, տէրութիւն, հրաման. ազդեցութիւն, ներգործութիւն. կար, զօրութիւն, ձեռն, բաւականութիւն, ոյժ. իշխան, տէր. Աստուած, հզօրն. զօրութիւնք երկնից, հրեշտակք. զօրք, բազմութիւն զօրաց. բազմութիւն, մեծութիւն:

Pówerable ֆա՛ուըրէպլ ած. Հզօր, զօրաւոր, ձեռնհաս:

Pówerful ֆա՛ուըրֆուլ ած. Կարող, հզօր, զօրաւոր, քաջ. զօրեղ, ազդու:

Pówerfully ֆա՛ուըրֆուլլի մ. Կարողապէս, հզօրեղաբար, սաստկաբար, ուժգին:

Pówerfulness ֆա՛ուըրֆուլնէս գ. Կարողութիւն, զօրութիւն, ոյժ, ազդեցութի:

Pówerless ֆա՛ուըրլէս ած. Անզօր, տկար, անձեռնհաս:

Pox ֆօքս գ. Պիտակ կամ ծաղիկ (մանկանց). ախտ գաղղիական:

Poy ֆօյ գ. Հակաքարշ կամ կշիռ լարախաղացի:

To Poze ֆօզ. Տ. to Pose և to Appose.

Práctic ֆրէ՛քթիք. Տես Practical.

Prácticable ֆրէ՛քթիքէպլ ած. Ի գործ արկանելի, առնելի, գործելի, դիւրին, հեշտ. դիւրաւին:

Prácticableness ֆրէ՛քթիքէպլնէս գ. Դիւրութիւն առ 'ի գործ արկանել, հնարաւորութիւն, դիւրութիւն:

Prácticably ֆրէ՛քթիքէպլի մ. Դիւրութեամբ, դիւրաւ, հեշտեաւ:

Práctical ֆրէ՛քթիքէլ ած. Գործնական. ճարտար, հմուտ, քաջավարժ:

Práctically ֆրէ՛քթիքէլլի մ. Գործնականաբար. գործովք, արդեամբք:

Prácticalness ֆրէ՛քթիքէլնէս գ. Գործնականութիւն կամ գործականութիւն:

Práctice ֆրէ՛քթիս գ. Վարժութի, կրթութիւն, փորձ. գործածութիւն, կիրառութիւն, սովորութիւն. գործ. արուեստ, ճարտարութիւն. դաւադրութիւն, գաղտնի խորհուրդք, մեքենայք, դաւաճանութի:

To Práctise ֆրէ՛քթիս բ, ն. Ի կիր արկանել, վարել, կատարել, գործել. յաճախել:

To Práctise, բ, չ. Սովորիլ, մարզիլ, կրթիլ. վարիլ, յաճախել, կենակցիլ. գաղտ խօսիլ ընդ, խորհրդակցիլ. մեքենայել, դարան գործել. դեղ մատուցանել:

Práctisant ֆրէ՛քթիզէնթ գ. Գործակալ, հօդաբարձու:

Práctiser ֆրէ՛քթիզըր գ. Որ 'ի կիր արկանէ կամ վարէ, վարժ, կիրթ, հմուտ. որ դարմանէ կամ դեղ մատուցանէ, բժիշկ:

Practítioner փրէքթիշընըր գ. Ուսանող, աշակերտ. գաւազիր, գաւաձան, հմուտ, վարժ, փորձ:

Praecógnita փրիքօ՛կնիթէ գ. Նախագիտե-լիք, յառաջագոյն ծանօթութիւնք:

Pragmátic, Pragmátical փրէկմէ՛թիք, փրէկմէ՛թիքէլ ած. Միջամուխ, ձեռներէց, յանդուգն:

Pragmátically փրէկմէ՛թիքէլլի մ. Ձեռնե-րիցութեամբ ինն, յանդուգն:

Pragmáticalness փրէկմէ՛թիքէլնէս գ. Ձեռն-երիցութիւն, յանդգնութիւն:

Praise փրէյզ գ. Գովեստ, անուն, հըռ-չակ, պարծանք, փառք. օրհնութիւն, գո-վութիւն, փառաբանութիւն:

To Praise, բ, ն. Գովել, հռչակել, համ-բաւել. օրհնել, գովաբանել, փառաբանել, փառաւորել:

Práiseful փրէ՛յզֆուլ ած. Գովելի, ար-ժանի գովութեան: [փառաբանիչ:

Práiser փրէ՛յզըր գ. Գովիչ, գովաբան.

Praisewórthy փրէյզուըրթհի ած. Գովե-լի, արժանաւոր:

Prame փրէյմ գ. Նաւակ ինչ:

To Prance փրանս բ, չ. Ոստնուլ, կայ-թել, կայթս հարկանել, կանգնիլ ձիոյ 'ի վերայ ոտից. սիգաձեմ գնալ, յաղթականա-նոց ձի աշտանակել. սիգալ, խրոխտալ:

Prank փրէնք գ. Զուարճութիւն, խաղ, կատակ, անմտութիւն:

To Prank, բ, ն. Պճնել, պճնազարդել, պաճուճել, շքեղազարդել, փոփոխել:

Práson փրէ՛սըն գ. Պրաս. բոյս ինչ ծո-վային:

Prate փրէյթ գ. Ճառատանք, շաղակրա-տանք, շաղփաղփութիւն, շատախօսութիւն, զառանցանք:

To Prate, բ, չ. Ճառատել, շաղակրա-տել, բարբանջել, բանդագուշել:

Práter փրէ՛յթըր գ. Շատախօս, շաղա-կրատ, բարբանջող:

Prátingly փրէ՛յթինկլի մ. Շատախօսութբ, շաղակրատութեամբ:

Prátique փրէ՛թիք գ. Ազատութիւն մու-ծանելոյ զվաճառս 'ի քաղաք առանց կա-կածանաց ժանտախտի:

Práttle փրէ՛թթըլ գ. Շատախօսութիւն, բազմաբանութի, շաղակրատութիւն, ունա-յն բանք:

To Práttle, բ, չ. Շատախօսել, շաղա-կրատել, բազմաբան լինել:

Práttler փրէ՛թլըր գ. Շատախօս, շաղա-կրատ, բազմաբան:

Právity փրէ՛վիթի գ. Թիւրութի, վատ-թարութիւն, մոլորութիւն, չարութիւն, ապիրատութիւն:

Prawn փրօն գ. Կարիտոս, ալեխառապատ:

To Pray փրէյ բ, չ. Աղօթել. աղաչել, խնդրել, մաղթել:

To Pray բ, ն. Աղաչել, խնդրել, ժտել, աղերսել, մաղթել, հայցել:

Práyer փրէ՛յըր գ. Աղօթք, մաղթանք, ժամասացութիւն. աղերս, հայցուած, խնդրուած, պաղատանք: The Lord's –, աղօթք տէրունական: – -book, աղօթա-գիրք:

Preach փրիչ գ. Քարոզ, քարոզութիւն:

To Preach, բ, չ. Քարոզել, քարոզել զբանն կենաց:

To Preach, բ, ն. Քարոզել. ուսուցա-նել, ազդ առնել, հրատարակել, հռչակել:

Preácher փրի՛չըր գ. Քարոզիչ. որ ասէզ յորդորէ կամ խրատէ:

Preáchment փրի՛չմէնթ գ. Քարոզ, քա-րոզութիւն (ասի 'ի նախատինս):

Preámble փրիէ՛մպըլ գ. Նախադուռն, կանխաբանութիւն, նախերգանք, յառա-ջաբանութիւն, յառաջաբան:

Preámbulary, Preámbulous փրիէ՛մպիու-լէրի, փրիէ՛մպիուլըս ած. Նախընթաց, յա-ռաջընթաց, կանխաբան:

Preapprehénsion փրիէփփրիհէ՛նշըն գ. Նա-խապաշարումն, ըմբռնումն մտաց յառա-ջագոյն:

Prease փրիս գ. Խուռն բազմութիւն, խառնիճաղանճ: [բոխ:

Preásing փրի՛սինկ ած. Խուռն, բազմամ-

Prébend փրէ՛պէնտ գ. Ռոճիկ կամ թո-շակ եկեղեցականաց, ժառանգաւորութի. թոշակաւոր, ժառանգաւոր:

Prébendary փրէ՛պէնտէրի գ. Թոշակա-ւոր, ժառանգաւոր:

Precárious փրիքէ՛րիըս ած. Մուրացա-ծոյ, խնդրեալ, կախեալ զկամաց այլոց, անհաստատ, անստոյգ, անհաւաստի, առ-ժամանակեայ:

Precáriously փրիքէ՛րիըսլի մ. Մուրացու-թեամբ ինն, 'ի խնդրոյ, ըստ կամաց այ-լոց, անստոյգս, առ ժամանակ մի:

Precáriousness փրիքէ՛րիըսնէս գ. Լինելն մուրացածոյ կամ կախեալ զկամաց այլոց, անստուգութիւն, տկարութիւն:

Precaútion փրիքօ՛շըն գ. Նախազգուշու-թիւն, զգուշութիւն, յառաջապատճէառ:

To Precaútion, բ, ն. Զգուշացուցանել յառաջագոյն:

Precedáneous փրէսիտէ՛նիըս ած. Յառաջ-ընթաց, նախընթաց, առաջին:

To Precéde փրիսի՛տ բ, ն. Յառաջել կամ կանխել քան. ընթանալ առաջի, գնալ յա-ռաջ:

Precédence, Precédency փրիսի՛տէնս,

փրի-սի՛-տէն-սի գ. Յառաջնութիւն. յառաջընթացութիւն. նախադասութիւն, աւագութիւն:

Precédent փրի-սի՛-տէնթ ած. Նախընթաց, յառաջընթաց, առաջին, կանխեալ:

Précedent փրէ՛-սի-տէնթ գ. Օրինակ առեալ յառաջագոյն. նախագաղափար:

Precédently փրի-սի՛-տէնթ-լի մ. Կանխաւ, յառաջագոյն:

Precéntor փրի-սէ՛նթ-ըր գ. Նախերգակ, դասապետ, պարագլուխ դասու:

Précept փրէ՛-սէփթ գ. Կանոն, խրատ, ուսումն, վարդապետութիւն, պատուէր, հրաման, կանոնադրութիւն, աւանդութիւն, սահման:

Precéptial փրի-սէ՛փ-շըլ ած. Վարդապետական, խրատական:

Precéptive փրի-սէ՛փ-թիվ ած. Վարդապետական, խրատական, կանոնադրական, հրամայողական:

Precéptor փրի-սէ՛փ-թըր գ. Ուսուցիչ, վարժիչ, դաստիարակ, վարժապետ:

Precéssion փրի-սէ՛-շըն գ. Նախընթացութիւն, յառաջընթացութիւն:

Précinct փրէ՛-սինքթ գ. Շրջապատ, կապար, սահման:

Preciósity փրէ-շի-ո՛-սի-թի գ. Յարգ, ազնուութիւն, պատուականութիւն. թանկագին կամ պատուական ինչ:

Précious փրէ՛-շըս ած. Թանկագին, ծանրագին, պատուական, ազնիւ, ընտիր:

Préciously փրէ՛-շըս-լի մ. Ճոխաբար, շքեղ, պայծառապէս, թանկագինս:

Préciousness փրէ՛-շըս-նէս գ. Յարգ, ազնուութիւն, պատուականութիւն:

Précipice փրէ՛-սի-փիս գ. Գահավէժ տեղի, վիհք, գահաւանդ, անդունդք. գահավէժ անկումն, կործանումն:

Precípitance, Precípitancy փրի-սի՛-փի-թէնս, փրի-սի՛-փի-թէն-սի գ. Գահավիժութիւն, վաղվաղկոտութիւն, խուճապումն, յանդուգն երթումն, անընտրողութիւն:

Precípitant փրի-սի՛-փի-թէնթ ած. Գահավէժ, հոսեալ 'ի բարձունս. շտապ, խուճապ, յանկարծահաս. յանդուգն, անխորհուրդ:

Precípitantly փրի-սի՛-փի-թէնթ-լի մ. Գահավէժ երթմամբ, խուճապաւ, տագնապաւ, յանդուգն:

Precípitate փրի-սի՛-փի-թէթ գ. Դեղ ինչ փաղաղիչ յօրինեալ 'ի վայրասուզեալ սնդկէ:

Precípitate, ած. Գահավէժ, գահավիժեալ, հոսեալ 'ի բարձանց. յանդուգն, ուժգին, սաստիկ:

To Precípitate, բ, չ. Գահավիժիլ, գահավէժ լինել, հոսել զանձն 'ի բարձունս. խուճապիլ, տագնապիլ. վայրասուզիլ կամ իջանել 'ի յատակն:

To Precípitate, բ, ն. Գահավիժել, գահավէժ առնել, ընկենուլ 'ի բարձանց, կործանել. խուճապել, աճապարել, ստիպել, փութացուցանել, տագնապել. վայրասուզել կամ սուզանել 'ի յատակ անօթոյն (ըստ քիմիկանաց):

Precípitately փրի-սի՛-փի-թէթ-լի մ. Գահավէժ երթմամբ, յանդուգն. խուճապաւ, տագնապաւ:

Precipitátion փրի-սի-փի-թէ՛-շըն գ. Գահավիժումն, գահավիժութիւն, անկումն, կործանումն, հոսումն 'ի վայր. վաղվաղկոտութիւն, շուտափութիւն, խուճապումն, տագնապ. անխոհեմութիւն, անընտրողութիւն. վայրասուզումն (ըստ քիմիկանաց):

Precípitous փրի-սի՛-փի-թըս ած. Գահավէժ, գլորեալ. վաղվաղակի, շուտափոյթ. յանդուգն, անխորհուրդ, անընտրող, անզգոյշ:

Precíse փրի-սա՛յս ած. Որոշ, ճիշդ, հակիրճ, մեկին, անվրէպ, առանձին. մանրակրկիտ, արուեստակեալ:

Precísely փրի-սա՛յս-լի մ. Ճշդիւ, որոշակի, անվրէպ, առանձին իմն. կարի իմն ճշդութեամբ, խտրանօք, մանրապաշտութբ:

Precíseness փրի-սա՛յս-նէս գ. Կարի իմն ճշդութիւն, խտրանք, մանրապաշտութիւն:

Precísian գ. Կարի իմն զգուշաւոր կամ ճիշդ, մնոտիապաշտ, կեղծաւորեալ բարեպաշտօն:

Precísion գ. Որոշումն, ճշդութիւն:

Precísive ած. Որոշ, ուրոյն, համառօտ, հրաժարեալ կամ հրաժարեցուցեալ, առանձին:

To Preclúde բ, ն. Փակել, արգելուլ, խափանել, կարճել:

Precócious փրի-քօ՛-շըս ած. Կանխահաս, կանուխ:

Precócity գ. Կանխահասութի:

To Precógitate բ, ն. Յառաջագոյն զմտաւ ածել կամ խորհել:

Precognítion գ. Յառաջածանօթութի, նախաճանաչումն, յառաջգիտութիւն:

Preconceít գ. Յառաջածանօթութիւն, նախիմացութիւն, յառաջագոյն խորհուրդ, առաջին գաղափար կամ միտք:

To Preconceíve բ, ն. Յառաջագոյն իմանալ կամ ճանաչել, յառաջածանօթ լինել:

Preconcéption գ. Յառաջ ըմբռնումն, նախիմացութիւն. յառաջածանօթութիւն, առաջին գաղափար կամ խորհուրդ մտաց:

Precóntract փրիքօ՛նթրէքթ գ. Յառաջագոյն սակարկութիւն կամ դաշնադրութիւն, նախկին դաշն:

To Precontráct փրիքօնթրէ՛քթ բ, ն. Յառաջագոյն սակ արկանել, դաշնադիր լինել կամ դաշինս կապել:

Precúrse փրիքը՛րս գ. Նախընթացութիւն, կարապետութիւն, յառաջընթացութիւն:

Precúrsor փրիքը՛րսըր գ. Յառաջընթաց, կարապետ:

Predáceous փրիտէ՛շըս ած. Յափշտակիչ, գիշատիչ, գիշախանձ, գիշակեր:

Prédal փրի՛տըլ ած. Աւարառու, կողոպտիչ, յափշտակիչ:

Prédatory փրէ՛տըթըրի ած. Յափշտակիչ, կողոպտիչ, աւարառու. քաղցեալ, գիշախանձ:

Predeceásed փրիտիսի՛ստ ած. Նախավախճանեալ:

Predecéssor փրէտիսէ՛սըր գ. Նախորդ, նախնի, նախընթաց. նախնի ծնող կամ հայր:

Predestinárian փրիտէսթինէ՛րիըն գ. Նախասահմանական, որ ընդունի զվարդապետութիւն նախասահմանութեան, ճակատագրեան:

To Predéstinate փրիտէ՛սթինէյթ բ, ն. Նախասահմանել, յառաջագոյն սահմանել, սահմանել, կարգել:

To Predéstinate, բ, չ. Ունել զվարդապետութիւն նախասահմանութեան:

Predestinátion փրիտէսթինէ՛յշըն գ. Նախասահմանութիւն, յառաջագոյն ընտրութիւն կամ հրաւիրումն:

Predestinátor փրիտէսթինէ՛յթըր գ. Նախասահմանական, ճակատագրեան, որ ընդունի զվարդապետութիւն նախասահմանութեան:

To Predéstine փրիտէ՛սթին բ, ն. Յառաջագոյն սահմանել կամ կարգել, նախասահմանել:

Predeterminátion փրիտիթըրմինէ՛յշըն գ. Նախաբացորոշումն:

To Predetérmine փրիտիթէ՛րմին բ, ն. Նախաբացորոշել:

Prédial փրէ՛տիըլ ած. Կալուածական:

Prédicable փրէ՛տիքէպլ գ. Ստորոգելի, ստորոգութիւն:

Prédicable, ած. Ստորոգելի:

Predícament փրիտի՛քէմէնթ գ. Ստորոգութիւն. կարգ:

Predicaméntal փրիտիքէմէ՛նթըլ ած. Ստորոգական:

Prédicant փրէ՛տիքէնթ գ. Ստորոգող:

Prédicate փրէ՛տիքէյթ գ. Ստորոգեալ, ստորոգ:

To Prédicate, բ, ն, և չ. Ստորոգել:

Predicátion փրէտիքէ՛յշըն գ. Ստորոգումն:

To Predíct փրիտի՛քթ բ, ն. Գուշակել, նախապատմել, նախաձայնել:

Predíction փրիտի՛քշըն գ. Կանխասացութիւն, նախաձայնութիւն, գուշակութիւն, մարգարէութիւն:

Predíctor փրիտի՛քթըր գ. Գուշակ, մարգարէ, կանխասաց:

Predeléction փրիտիլէ՛քշըն գ. Առաւելագոյն սէր:

To Predispóse փրիտիսփօ՛զ բ, ն. Նախապատրաստել, նախակարգել, յառաջագոյն տրամադրել:

Predisposítion փրիտիսփօզի՛շըն գ. Նախապատրաստութիւն:

Predóminance, Predóminancy փրիտօ՛մինէնս, փրիտօ՛մինէնսի գ. Տէրութիւն, իշխանութիւն, գերակայութիւն, զօրութիւն, ազդեցութիւն, բռնութիւն, առաւելութիւն:

Predóminant փրիտօ՛մինէնթ ած. Իշխող, բուռն, զօրաւոր, բռնացեալ:

To Predóminate փրիտօ՛մինէյթ բ, չ. Տիրել, իշխել, զօրանալ, առաւելուլ, բռնանալ:

To Preeléct փրիիլէ՛քթ բ, ն. Յառաջագոյն կամ նախամեծար ընտրել, ընտրել քան զ:

Preéminence փրիէ՛մինէնս գ. Գերազանցութիւն, առաւելութիւն. գերակայութիւն, նախագահութիւն, իշխանութիւն:

Preéminent փրիէ՛մինէնթ ած. Գերազանց, գերագոյն, առաւելեալ, նախապատիւ:

Preémption փրիէ՛մշըն գ. Գնումն յառաջագոյն:

To Preen փրի՛ն բ, ն. Զարդարել կամ յօրինել զփետուրս:

To Preengáge փրիէնկէ՛յճ բ, ն. Գրաւել կամ ունել յառաջագոյն:

Preengágement փրիէնկէ՛յճմէնթ գ. Գրաւ կամ խոստումն տուեալ յառաջագոյն, պարտաւորութիւն կանխաւ:

To Preestáblish փրիիսթէ՛պլիշ բ, ն. Հաստատել յառաջագոյն:

Preestáblishment փրիիսթէ՛պլիշմէնթ գ. Կանխաւ հաստատութիւն:

To Preexíst փրիէկզի՛սթ բ, չ. Լինել նախագոյակ, յառաջագոյն գտանիլ, արդէն գոլ, լինել կամ գոլ յառաջ քան զօք:

Preexístence փրիէկզի՛սթէնս գ. Նախագոյութիւն, նախէութիւն:

Preexístent փրիէկզի՛սթէնթ ած. Նախագոյ, նախագոյակ, նախէակ:

Préface փրէ՛ֆէս գ. Յառաջաբան, յառաջաբանութիւն:

To Préface, բ, չ. Յառաջաբանել:

To Préface, բ, ն. Սկսանիլ, մուծանել. պատրուակել, ծածկել:

Préfacer փրէ՛ֆէսըր գ. Հեղինակ յառաջաբանի:

Préfatory փրէ՛ֆէթըրի ած. Յառաջաբանական, ներածութեան:

Préfect փրէ՛ֆէքթ գ. Վերակացու, ոստիկան, նախարար, իշխան, պետ, հրամանատար, քաղաքապետ:

Preféctūre փրէֆէ՛քթիուր գ. Վերակացութիւն, ոստիկանութի՛ւն, քաղաքապետութի՛ւն:

To Prefér փրիֆէ՛ր բ. ն. Նախամեծար առնել, առաւել ընտրել, նախադասել, մեծ համարել քան. յառաջադէմ ընծայել, պատուել. ընծայել, մատուցանել, յանդիման առնել:

Préferable փրէ՛ֆէրէպլ ած. Նախամեծար, նախադասելի, նախապատիւ:

Préferableness փրէ՛ֆէրէպլնէս գ. Նախապատուութիւն, նախամեծարութիւն, առաւելութիւն:

Préferably փրէ՛ֆէրէպլի մ. Նախապատուութեամբ, առաւել քան, յաւէտ:

Préference փրէ՛ֆէրէնս գ. Առաւել պատիւ կամ յարգ, նախապատուութիւն, նախամեծարութիւն, առաւելութիւն, գերադասութիւն:

Préferer փրէ՛ֆէրըր գ. Որ նախամեծար առնէ կամ պատուէ:

Preférment փրիֆէ՛րմէնթ գ. Յառաջբերութիւն, յառաջադիմութիւն, իշխանութիւն, պատիւ. աստիճան իշխանութեան, աւագութիւն. նախապատուութիւն, նախամեծարութիւն:

To Prefígurate փրիֆի՛կիուրէյթ բ. ն. Նախանկարել, օրինակել, նշանակել յառաջագոյն:

Prefigurátion փրիֆիկիուրէ՛յշըն գ. Նախանկար, նախագիծ, օրինակ, նախանկարութիւն:

To Prefígure փրիֆի՛կիուր բ. ն. Նկարել յառաջագոյն, ձեւացուցանել, օրինակել, նշանակել:

To Prefíne փրիֆա՛յն բ. ն. Սահմանել կամ որոշել յառաջագոյն:

Préfix փրէ՛ֆիքս գ. Նախդիր կամ բաղադրական մասնիկ:

To Prefíx փրիֆի՛քս բ. ն. Պայմանել, սահմանել, նշանակել, նախակարգել. դնել, կարգել, հաստատել. դնել կամ կարգել 'ի սկզբան, նախ կամ յառաջոյ դնել:

Prefíxion փրիֆի՛քշըն գ. Որոշումն կամ հաստատութիւն յառաջագոյն:

To Prefórm փրիֆօ՛րմ բ. ն. Ձեւացուցանել կամ կազմել յառաջագոյն:

Prégnancy փրէ՛կնէնսի գ. Յղութիւն, սաղմնաւորութիւն. բեղնաւորութիւն, արգասաւորութիւն, ծննդականութի՛ւն, հանճար կամ ճարտարութիւն մտաց:

Prégnant փրէ՛կնէնթ ած. Յղի, յղացեալ, սաղմնաւորեալ. բերրի, բեղնաւոր, արգասաւոր, ծննդական, լի, առատ. մեծ, երեւելի, կարեւոր. յայտնի, պարզ, անվրէպ. հեզ, քաղցր, դիւրալուր, անաչառ:

Prégnantly փրէ՛կնէնթլի մ. Արգասաւորութեամբ, լիութեամբ, առատապէս. լիով, բազմօք, մեծապէս. ստուգիւ, հաւաստեաւ, պարզապէս:

Pregustátion փրիկըսթէ՛յշըն գ. Նախաճաշակ, ճաշակ յառաջագոյն:

To Prejúdge փրիճը՛ճ բ. ն. Դատել կամ դատապարտել յառաջագոյն. նախավճռել, նախադուշակել:

Prejúdicate փրիճի՛ուտիքէյթ ած. Նախապաշարեալ, թիւր, ըմբռնեալ յօտար կարծիս:

To Prejúdicate, բ. ն. Վնասել, վնաս հասուցանել, թիւրել, անիրաւել:

Prejudicátion փրիճիուտիքէ՛յշըն գ. Նախադատութիւն:

Préjudice փրէ՛ճիուտիս գ. Կանխակալ կարծիք, պաշարումն մտաց յառաջագոյն. մտահաճութի՛ւն, աչառութիւն. վնաս, չարիք, աղէտ, տուգանք, անիրաւութիւն:

To Préjudice, բ. ն. Գրաւել, ըմբռնել յառաջագոյն. արգելուլ, խափանել. վնասել, վնաս հասուցանել, անիրաւել, նուազեցուցանել, աւերել, աղաւաղել, եղծանել:

Prejudícial փրէճիուտի՛շըլ ած. Կանխակալ մտօք, աչառու. ներհակ, հակառակ, ընդդէմ, խափանարար. վնասակար:

Prejudícialness փրէճիուտի՛շըլնէս գ. Վնասակարութիւն:

Prélacy փրէ՛լէսի գ. Առաջնորդութիւն, գլխաւորութիւն. եպիսկոպոսութիւն. եպիսկոպոսունք, առաջնորդք:

Prélate փրէ՛լէթ գ. Առաջնորդ, եպիսկոպոս, աբբայ, մեծաւոր:

Prelátical փրիլէ՛թիքըլ ած. Առաջնորդական, եպիսկոպոսական:

Prelátion փրիլէ՛շըն գ. Նախապատուութիւն, առաւելութիւն, գլխաւորութիւն, գերակայութիւն:

Prélature, Prélatureship փրէ՛լէթիուր, փրէ՛լէթիուրշիփ գ. Առաջնորդութիւն, գլխաւորութիւն: [բան, ճառ:

Preléction փրիլէ՛քշըն գ. Ընթերցուած,

Prelibátion փրիլայպէ՛յշըն գ. Ճաշակ յառաջագոյն, նախաճաշակ, առհաւատչեայ:

Prelíminary փրիլի՛մինէրի ած. Նախընթաց, նախաշաւիղ, յառաջաբանական:

Prelíminary, գ. Նախընթաց պայման, նախադուռն, պատրաստութիւն:

Prélude փրէ՛լիուտ գ. Նախերգանք, սկիզբն, սկզբնաւորութիւն, մուտք, նախադուռն, կանխաբանութիւն:

To Prelúde փրիլիու՛տ բ, ն. Սկսանիլ, առաջին կամ նախաշաւիղ լինել, սկզբնաւորել, փորձ առնել։

Prelúdious, Prelúsive, Prelúsory փրիլիու՛տիըս, փրիլիու՛սիվ, փրիլիու՛սօրի ած. Նախաշաւիղ, սկզբնաւորական, առաջին։

Prematúre փրիմէչիու՛ր ած. Կանուխ, կանխահաս, վաղահաս, տարաժամ։

Prematúrely փրիմէչիու՛րլի մ. Կանխաւ, կանխագոյն, տարաժամ, վաղագոյն։

Prematúreness, Prematúrity փրիմէչիու՛րնէս, փրիմէչիու՛րիթի գ. Կանխութիւն, կանխահասութիւն։

To Preméditate փրիմէ՛տիթէյթ բ, ն, և չ. Կանխաւ խորհել, նախախորհել։

Premeditátion փրիմէտիթէ՛յշըն գ. Յառաջագոյն մտածութիւն կամ խորհուրդ։

To Premérit փրիմէ՛րիթ բ, ն. Արժանի լինել կամ արդիւնաւորիլ յառաջագոյն։

Prémices փրէ՛միսիս գ. Առաջնապտուղք, առաջաւորք, երախայրիք։

Prémier փրի՛միըր ած. Առաջին, գլխաւոր։

To Premíse փրիմա՛յզ բ, ն. Առաջարկել, առաջի առնել, նախ ասել կամ բացատրել. յառաջագոյն կամ կանխաւ արձակել։

Prémises փրէ՛միսիս գ. Առաջարկութիւնք յառաջագոյն ցուցեալք. գերդաստանք կամ կալուածք։

Prémiss փրէ՛միս գ. Նախընթաց առաջարկութիւն։

Prémium փրի՛միըմ գ. Վարձ, փոխարէն, տրիտուր։

To Premónish փրիմօ՛նիշ բ, ն. Խրատել, ազդել կամ զգուշացուցանել յառաջագոյն։

Premónishment փրիմօ՛նիշմէնթ գ. Յառաջագոյն ազդարարութիւն կամ տեղեկութի։

Premonítion փրիմօնի՛շըն գ. Կանխազեկոյց ազդարարութի, յառաջագոյն խրատ կամ զգուշութիւն, ազդարարութիւն։

Premónitory փրիմօ՛նիթըրի ած. Ազդարարող, զգուշացուցիչ, կանխազեկոյց։

To Premónstrate փրիմօ՛նսթրէյթ բ, ն. Ցուցանել յառաջագոյն։

Premuníre փրէմիունա՛յր գ. Զգուշութիւն և պատիժ (ըստ իրաւագիտաց). դժուարութիւն, անտեղութիւն (ըստ ռամկաց)։

Premunítion փրիմիունի՛շըն գ. Զգուշութիւն ընդդէմ առարկութեան, առնուլն զառաջս առարկութեան։

To Prenóminate փրինօ՛մինէյթ բ, ն. Յառաջագոյն անուանել, նախակոչել։

Prenominátion փրինօմինէ՛յշըն գ. Նախակոչութիւն, պատիւ նախկին անուանակոչութեան։

Prenótion փրինօ՛շըն գ. Նախածանօթութիւն, նախագիտութիւն։

Préntice փրէ՛նթիս գ. Աշակերտ, ուսանող, համբակ։

Prénticeship փրէ՛նթիսշիփ գ. Աշակերտութիւն։

Prenunciátion փրինընշիէ՛յշըն գ. Յառաջասացութիւն, կանխաձայնութիւն, նախագուշակութիւն։

Preóccupancy փրիօ՛քքիուփընսի գ. Կանխակալ վարանք։

To Preóccupate փրիօ՛քքիուփէյթ բ, ն. Նախագրաւել. նախապաշարել կամ ըմբռնել զմիտս։

Preoccupátion փրիօքքիուփէ՛յշըն գ. Կանխումն, պաշարումն, առնուլն զառաջս, նախագրաւումն. կանխակալ ըմբռնումն մտաց։

To Preóccupy փրիօ՛քքիուփայ բ, ն. Նախագրաւել, պաշարել, ունել։

To Preóminate փրիօ՛մինէյթ բ, ն. Նախագուշակել, գուշակել։

Preopínion փրիօփի՛նիըն գ. Նախադատութիւն, նախապաշարումն։

To Preordáin փրիօրտէ՛յն բ, ն. Նախակարգել, նախասահմանել։

Preórdinance փրիօ՛րտինէնս գ. Նախասահման վճիռ։

Preordinátion փրիօրտինէ՛յշըն գ. Նախակարգութիւն։

Preparátion փրէփէրէ՛յշըն գ. Նախապատրաստութիւն, պատրաստութիւն. զգուշութիւն, քննութիւն. հանդերձանք, ըսպասք. հանդէս, մրցանակ։

Prepárative փրիփէ՛րէթիվ ած. Հանդերձիչ, պատրաստիչ, նախապատրաստութե։

Prepárative, գ. Հանդերձիչ, պատրաստիչ. հանդերձանք, պատրաստութիւն։

Prepáratively փրիփէ՛րէթիվլի մ. Նախապատրաստութեամբ։

Prepáratory փրիփէ՛րէթըրի ած. Հանդերձիչ, պատրաստիչ, նախապատրաստութե. յառաջընթաց, նախաշաւիղ։

Prepáre փրիփէ՛յր գ. Հանդերձանք, պատրաստութիւն։

To Prepáre, բ, ն. Պատրաստել, հանդերձել, կազմել, յօրինել, յարդարել, կարգել։

To Prepáre, բ, չ. Հանդերձիլ, կազմիլ, պատրաստիլ. պատրաստել զանձն, կալ՚ի պատրաստի։

Prepáredly փրիփէ՛րէտլի մ. Պատրաստութեամբ, զգուշութեամբ։

Prepáredness փրիփէ՛րէտնէս գ. Պատրաստութիւն, պատրաստականութիւն։

Prepárer փրիփէ՛րըր գ. Հանդերձիչ, պատրաստիչ։

Prepénse, Prepénsed փրիփէ՛նս, փրիփէ՛նստ ած. Խորհեալ կամ մտածեալ յառաջագոյն։

To Prepónder փրիփօ՛նտըր բ. ն. Առաւելուլ 'ի ծանրութեան, ծանրակշիռ լինել, առաւելուլ, զօրանալ:

Prepónderance, Prepónderancy փրիփօ՛նտըրէնս, փրիփօ՛նտըրէնսի գ. Առաւելութի՛ւ կշռոյ կամ ծանրութեան:

To Prepónderate փրիփօ՛նտըրէյթ բ. ն. Առաւելուլ 'ի ծանրութեան, ծանրիլ, ծանրակշիռ լինել, ծանրացուցանել. զօրանալ, առաւելուլ, զօրաւոր լինել:

To Prepónderate, բ. չ. Ծանրիլ, ծանրակշիռ լինել, առաւելուլ 'ի ծանրութե. առաւելուլ, զօրանալ:

Preponderátion փրիփօնտըրէ՛յշըն գ. Ծանրութիւն կշռոյ, առաւելութիւն:

To Prepóse փրիփօ՛զ բ. ն. Նախադնել, նախադասել:

Preposítion փրէփօզի՛շըն գ. Նախադրութիւն, նախդիր:

Prepósitor փրիփօ՛զիթըր գ. Գլուխ աշակերտաց:

To Prepossés փրիփօզզէ՛ս բ. ն. Նախապաշարել, նախագրաւել, պաշարել, ունել:

Prepossésion փրիփօզզէ՛շըն գ. Կանխումն, պաշարումն, գրաւումն յառաջագոյն. նախապաշարումն, ըմբռնումն մտաց:

Prepósterous փրիփօ՛սթէրըս ած. Հակառակ, շրջուն. խոտորնակ, թիւր, ընդդէմ. տարաժամ, տարադէպ, անտեղի, անկարգ:

Prepósterously փրիփօ՛սթէրըսլի մ. Ընդհակառակն, խոտորնակի, խառն 'ի խուռն, յանդէպս, տարադէպ:

Prepósterousness փրիփօ՛սթէրըսնէս գ. Խոտորնակութիւն, թիւրութիւն, անտեղութիւն, անկարգութիւն:

Prépotency փրէ՛փօթէնսի գ. Զօրաւոր կարողութիւն, բռնութիւն:

Prepúce փրիփի՛ուս գ. Անթլփատութի՛ւ, մարմին անթլփատութեան:

To Preréquire փրիրէ՛քուայր բ. ն. Խնդրել կամ պահանջել յառաջագոյն:

Preréquisite փրիրէ՛քուիզիթ ած. Խնդրեալ կամ պահանջեալ կանխաւ, կանխապահանջ, նախկին կարեւոր կամ հարկաւոր:

Prerógative փրիրօ՛կէթիվ գ. Առանձին շնորհք, արտօնութիւն, պատիւ, առաւելութիւն, գերակայութիւն:

Prerógatived փրիրօ՛կէթիվտ ած. Առանձնաշնորհ, շնորհագիւտ, որ ունի արտօնութիւն կամ ազատութիւն:

Preságe փրիսէ՛յճ գ. Նշան, գուշակութիւն, նախագուշակութի՛ւ, նախագիտութի՛ւ:

To Preságe, բ. ն. Գուշակել, նախագուշակել, նախագիտել, մարգարէանալ, նշանակել:

Preságement փրիսէ՛յճմէնթ գ. Գուշակութիւն, նախագուշակութիւն, նախազգեցութիւն, նշան, նշանակ:

Présbyter փրէ՛զպիթէր գ. Երէց, քահանայ. երիցական (աղանդաւոր):

Presbytérial, Presbytérian փրէզպիթի՛րիէլ, փրէզպիթի՛րիէն ած. Երիցանց, երիցական:

Presbytérian, գ. Երիցական կամ կալվինական (աղանդաւոր):

Présbytery փրէ՛զպիթէրի գ. Ժողով երիցանց, երիցունք (կալվինականք):

Préscience փրէ՛շիէնս գ. Նախագիտութիւն, յառաջգիտութիւն, կանխագիտութիւն:

Préscient փրէ՛շիէնթ ած. Նախագէտ, յառաջածանօթ, կանխագէտ:

To Prescínd փրիսի՛նտ բ. ն. Հատանել, բաժանել. բառնալ, հրաժարեցուցանել:

Prescíndent փրիսի՛նտէնթ ած. Հատանող, հրաժարեցուցանող:

Préscious փրէ՛շիըս. Տ. Prescient.

To Prescríbe փրիսքրա՛յպ բ. ն. Սահմանել, կանոնել, պատուէր տալ, օրինադրել:

To Prescríbe, բ. չ. Նախադրել, տանալ իրաւամբք նախադրութեան. օրինադրել, կարգել. անցանել յօրէնս:

Préscript փրէ՛սքրիփթ գ. Կարգ, կանոն, պատուէր, օրինադրութիւն. կարգադրութիւն կամ պատուէր բժշկի:

Préscript, ած. Կարգեալ, կանոնեալ, սահմանեալ, հրամայեալ, պատուիրեալ:

Prescríption փրիսքրի՛փշըն գ. Նախադրութիւն, իրաւունք ստացեալ անցմամբ ժամանակի. կարգադրութիւն կամ պատուէր բժշկի:

Préseance փրէ՛սիէնս գ. Նախագահութիւն, գլխաւորութիւն:

Présence փրէ՛զէնս գ. Առաջնկայութի՛ւ, ներկայութիւն. յանդիմանութի՛ւ, երեւումն առաջի. ժողով, ատեան. տեսիլ, երես, դէմք, վայելչութիւն, դեղ. արագամտութիւն, ճարտարութիւն, արթնութիւն մտաց, զգաստութիւն. պատկեր, կերպարան: -- chamber, --room, ատեան, խորհրդարան, դահլիճ, հանդիսարան:

Presénsion փրիսէ՛նշըն գ. Իմանալն կամ զգալն յառաջագոյն, կանխատեսութիւն:

Présent փրէ՛զէնթ ած. Առաջնկայ, ներկայ. արդի, այժմու. առ ձեռն պատրաստ, պատրաստական. արթուն, զգաստ, ճարտար. ունկնդիր, նպաստամատոյց, յաջողակ. ազդու, զօրաւոր: The –, ներկայ ժամանակ: At –, այժմ, զարդիս, առ այժմ:

Présent, գ. Պարգեւ, ընծայ. նամակ, թուղթ, հրովարտակ, հրամանագիր:

To Presént փրիզէ՛նթ բ. ն. Առաջի առնել, յանդիման կացուցանել. ընծայել,

մատուցանել, նուիրել. տալ, յանձն առնել. պարգեւ տալ կամ ընծայել:

Presentable փրէզէնթէպըլ ած. Ընծայեցուցանելի, ցուցանելի:

Presentáneous փրէզէնթէնիըս ած. Ըսթափ, շուտ, փոյթ, արագ, զօրեղ:

Presentátion փրէզէնթէշըն գ. Պարգեւումն, ընծայումն, տուչութիւն. հանդէս, նկարագրութիւն:

Presentée փրէզէնթի գ. Վիճակաւոր:

Presénter փրիզէնթըր գ. Յանդիմանաւոր, ընծայիչ, տուող:

Preséntial փրիզէնշըլ ած. Ներկայ, առաջիկայ:

Presentiálity փրիզէնշիէլիթի գ. Ներկայութիւն, առաջիկայութիւն:

To Preséntiate փրէզէնշիէյթ բ, ն. Յանդիման առնել, նկարել առաջի աչաց, երեւեցուցանել:

Présently փրէզէնթլի մ. Այժմ, զարգիս, առ այժմ. անդէն, խկոյն, առժամայն, անդէն եւ անդ:

Preséntment փրիզէնթմէնթ գ. Ընծայումն, մատուցումն. ընծայ, պարգեւ, նուէր. քսութիւն, ամբաստանութիւն:

Présentness փրէզէնթնէս գ. Զգաստութիւն, արագամտութիւն, ճարտարութիւն:

Preservátion փրէզէրվէշըն գ. Նախախնամութիւն, զգուշութիւն, պահպանութիւն:

Presérvative փրիզէրվէթիվ գ. Դեղ պահպանողական, նախապահեստ:

Presérve փրիզէրվ գ. Քաղցրաւենի:

To Presérve, բ, ն. Պահել, պահպանել, պաշտպանել, փրկել, ազատել. եփել շաքարաւ, յօրինել քաղցրաւենիս, համեմել:

Presérver փրիզէրվըր գ. Պահպանիչ, պահապան, փրկիչ. որ յօրինէ քաղցրաւենիս կամ շաքարեղէնս:

To Presíde փրիզայտ բ, չ. Լինել վերակացու կամ պահապան, կալ 'ի վերայ, նախագահ կամ գահերէց լինել, տիրել, իշխել:

Présidency փրէզիտէնսի գ. Վերակացութիւն, նախագահութիւն, առաջնորդութիւն. ատենկանութիւն:

Président փրէզիտէնթ գ. Նախագահ. վերակացու, ատենկալ, առաջնորդ, հրամանատար:

Présidentship փրէզիտէնթշիփ գ. Նախագահութիւն, առաջնորդութիւն, վերակացութիւն, ատենկանութիւն:

Presídial փրիսիտիէլ ած. Պահպանութեան, պահապան, պարսպապատ:

Press փրէս գ. Հնձան. մամուլ. արկղ, պատուհան. խուռն բազմութիւն, ամբոխ, խուժան. ուժգին յարձակումն, բռնութիւն. մղումն. բռնաբար գրեալ նաւաստիս, զօրաժողով: — -bed, անկողին եդեալ 'ի պատուհանի: — -man, տպագրող. դրոշմիչ, տպող. հնձանահար: — -work, դրոշմուած, տպեալ:

To Press, բ, ն. Ճմլել, կոխել, հնձան հարկանել. հանել, քամել. ճնշել, նեղել, տառապեցուցանել. սաստել, փութացուցանել, շտապ տագնապի 'ի վերայ հասուցանել, բռնադատել, 'ի նեղ արկանել. սեղմել, ընդգրկել. հանել 'ի բաց, հալածել, վարել:

To Press, բ, չ. Ստիպել, նեղել, տագնապել. փութալ, ճեպել, խուռնել. ճրգնիլ, ջանալ. դիմել, յարձակիլ. դիմանալ, ջծծել, խռնիլ. ստանկանալ կամ ծանրանալ 'ի վերայ: — upon, յարձակիլ կամ դիմել 'ի վերայ, ընդհարկանիլ:

Présser փրէսըր գ. Որ ընդ մամլով արկանէ, տպող, դրոշմիչ. հնձանահար:

Préssgang փրէսկէնկ գ. Խուժան' որ վարէ 'ի նաւաստութիւն:

Préssingly փրէսինկլի մ. Բռնութեամբ, բռնի, խռնապաւ, տագնապաւ:

Préssion փրէշըն գ. Ճնշումն, սեղմումն:

Préssmoney փրէսմընի գ. Թոշակ զինուորի կամ նաւալին բռնութեամբ վարելոյ 'ի նաւաստութիւն:

Préssure փրէշուր գ. Ճնշումն, սեղմումն. հարստահարութիւն, նեղութիւն, վիշտ, տառապանք. ծանրութիւն. տիպ, տպագրութիւն, տպաւորութիւն:

Prest փրէսթ գ. Փոխ, փոխատուութիւն:

Prest, ած. Փոյթ, արագ, պատրաստական, կայտ, յօժարամիտ. մաքուր, մաքրափայլ:

Prestigátion փրէսթիկէշըն գ. Ձեռնածութիւն, պատրանք, խաբէութիւն:

Préstiges փրէսթիճիզ գ. Պատրանք, խաբէութիւն, ձեռնածութիւն:

Présto փրէսթօ ած. Արագաշարժ, շուտ:

Presúmably փրիզիումէպլի մ. Անքննաբար, առանց խորհրդոյ, յանդուգն:

To Presúme փրիզիում բ, չ. Կարծել, համարել, դնել 'ի մտի. յանդգնիլ, իշխել, համարձակել, յանձնապաստան լինել. վստահիլ, ապաւինիլ:

Presúmer փրիզիումըր գ. Յանձնապաստան, յանդուգն:

Presúmption փրիզըմշըն գ. Կարծիք, կանխադիտութիւն. ենթադատութիւն. վստահութիւն, ապաւինութիւն. յանձնապաստանութիւն, յանդգնութիւն, մեծամտութիւն, գոռոզութիւն:

Presúmptive փրիզըմթիվ ած. Համարեալ, կարծեալ. յանձնապաստան, յանդուգն:

Presúmptuous փրիզը՛մփչիուըս ած. Յանձնապաստան, յանդուգն, ժպիրհ, ինքնահաւան, մեծամիտ, գոռոզ, ձեռներէց:

Presúmptuously փրիզը՛մփչիուըսլի մ. Յանձնապաստանութեամբ, յանդուգն, ժպրհութեամբ, գոռոզաբար, բարձրամտութ:

Presúmptuousness փրիզը՛մփչիուըսնէս գ. Յանձնապաստանութիւն, յանդգնութիւն, մեծամտութիւն:

Pressuppósal փրիսըփփո՛զէլ գ. Նախ կամ նախընթաց կարծիք:

To Presuppóse փրիսըփփո՛զ բ. ն. Նախ կամ յառաջագոյն վարկանիլ:

Presupposítion փրիսըփփոզի՛շըն գ. Նախ կամ յառաջագոյն կարծելն:

Presurmíse փրիսըրմա՛յզ գ. Կարծիք կամ կասկած յառաջագոյն:

Preténce փրիթէ՛նս գ. Սնոտի պատճառանք, կեղծիք. բաղբաղջք, պատճառանք, կերպարանք. պահանջումն, խնդիր, ակնկալութիւն, կարծեցեալ իրաւունք, փառս:

To Preténd փրիթէ՛նտ բ, ն. Ձգտել, տարածել. կեղծել, պատրուակել, երեւցուցանել, յօդել, պատճառել. կեղծաւորել, կերպարանիլ. ածել, պահանջել, յինքն ձգել, անձին գրաւել:

To Preténd, բ, չ. Ձկտիլ, թէկն ածել. պարծիլ, ճոխանալ, իշխել, յանդգնիլ:

Preténder փրիթէ՛նտըր գ. Որ ածէ կամ թէկն ածէ, պահանջող, ակնկառոյց, որ պատճառանս յօդէ:

Preténdingly փրիթէ՛նտինկլի մ. Պահանջելով, պատճառելով զիրաւունս, յանդուգն, ժպրհութեամբ:

Preténsion փրիթէ՛նշըն գ. Պահանջումն, խնդիր, կարծեցեալ իրաւունք. պատճառանք, պատրուակ, կեղծիք:

Préterimperfect փրի՛թէրիմփէրֆէքթ ած. Անցեալ անկատար:

Préterit փրի՛թէրիթ ած. Անցեալ:

Preterítion փրիթէրի՛շըն գ. Զանցառութիւն, անցումն:

Préteritness փրի՛թէրիթնէս գ. Անցումն, լինելն անցեալ:

Preterlápsed փրիթէրլէ՛փսթ ած. Անցեալ, հին, վաղեմի:

Preterlégal փրիթէրլի՛կէլ ած. Արտաքոյ կամ ընդդէմ օրինաց, ապօրինաւոր:

Pretermíssion փրիթէրմի՛շըն գ. Զանցառութիւն, թողումն: [զանց առնել:

To Pretermít փրիթէրմի՛թ բ, ն. Թողուլ,

Préternatural փրի՛թէրնէչիուրէլ ած. Ի վեր քան զբնութիւն, բառ ոչ բնութեան:

Préternaturally փրի՛թէրնէչիուրէլլի մ. Գերբնապէս:

Préternaturalness փրի՛թէրնէչիուրէլնէս գ. Լինելն 'ի վեր քան զբնութիւն:

Préterperfect փրի՛թէրփէրֆէքթ ած. Անցեալ կատարեալ, յարակատար:

Préterpluperfect փրի՛թէրփլիուփէրֆէքթ ած. Գերակատար:

Prétext փրի՛թէքսթ գ. Պատճառանք, բաղբաղջք, պատրուակ, քօղ, կերպարանք:

Prétor փրի՛թըր գ. Պրետոր, դատաւոր, ատենակալ:

Pretórian փրիթո՛րիէն ած. Պրետորեան, պրետորական, դատաւորական:

Préttily փրի՛թթիլի մ. Գեղեցիկ իմն, վայելուչս, 'ի դէպ, քաջիկ, բարիոք:

Préttiness փրի՛թթինէս գ. Գեղեցկութի, վայելչութիւն, աղնուութիւն:

Prétty փրի՛թթի ած. Ընտիր, մաքուր, ազնիւ, գեղեցիկ, վայելուչ, քաջագեղ, գեղապէշ, հաճոյական. ոչ սակաւ, բաւ բաւականին:

Prétty, մ. Բաւ քաջ, քաջիկ, ոչ սակաւ, բաւ բաւականին, չափաւորապէս:

To Preváil փրիվէ՛յլ բ, չ. Զօրանալ, բռնանալ, տիրել, սաստկանալ. յաղթահարել, պարտել, առաւելուլ. ազդել, զօրել, կարել, ստանալ. համոզել, յանդուցանել, ձգել: [զօրաւոր, բուռն:

Preváiling փրիվէ՛յլինկ ած. Հզօր, ազդու,

Preváilment փրիվէ՛յլմէնթ գ. Առաւել զօրութիւն, առաւելութիւն զօրութեան, բռնութիւն, տիրապետութիւն:

Prévalence, Prévalency փրէ՛վէլէնս, փրէ՛վէլէնսի գ. Մեծազօրութիւն, ուժգնութիւն, առաւելութիւն, բռնութի, սաստկութիւն, յաղթականութիւն, քաջութի:

Prévalent փրէ՛վէլէնթ ած. Հզօր, քաջ, յաղթող, յաղթական. ազդու, բուռն. զօրացեալ, բռնացեալ:

Prévalently փրէ՛վէլէնթլի մ. Հզօրագոյնս, քաջաբար, ուժգին, առաւել եւս:

To Preváricate փրիվէ՛րիքէյթ բ, չ. Յանցանել, խոտորիլ, թիւրել, նենգել, զրժել, պատուիրանազանց լինել:

Prevaricátion փրիվէրիքէ՛յշըն գ. Յանցաւորութիւն, նենգութիւն, ուխտազանցութիւն, խոտորումն:

Prevaricátor փրիվէրիքէ՛յթըր գ. Յանցաւոր, օրինազանց, նենգաւոր, զրժող, դաւաճան:

To Prevéne փրիվի՛ն բ, ն. Ունել զառաջս, արգելուլ, խափանել: [ման:

Prevénient փրիվի՛նիէնթ ած. Նախաժա-

To Prevént փրիվէ՛նթ բ, ն. Կանխել քան զ, անձապարել, նախաժամանել. գրաւել, ունել. ունել զառաջս, արգելուլ, խափանել:

To Prevent, բ, չ. Կանխել յառաջ քան զժամանակն, կանխահաս լինել, յառաջագոյն հասուցանել:

Preventer փրիվէ՛նթըր գ. Որ կանխէ կամ առաջարկէ. արգելիչ, խափանող:

Prevention փրիվէ՛նշըն գ. Կանխումն, նախաժամանումն, գրաւումն. խափանումն. պաշարումն մտաց յառաջագոյն:

Preventional փրիվէ՛նշընըլ ած. Գրաւող, նախունող, նախունակ:

Preventive փրիվէ՛նթիվ ած. Արգելիչ, խափանիչ, որ զառաջս առնու. պահպանողական, նախապահեստ (դեղ):

Preventive, գ. Պահպանողական կամ նախապահեստ դեղ:

Preventively փրիվէ՛նթիվլի մ. Կանխելով, առաջարկեալ:

Previous փրի՛վիըս ած. Նախընթաց, առաջին, նախկին:

Previously փրի՛վիըսլի մ. Յառաջագոյն, յառաջ, նախ:

Previousness փրի՛վիըսնէս գ. Յառաջնութիւն, նախընթացութիւն:

Prey փրէյ գ. Որս. յափշտակութիւն. աւար, կապուտ, կողոպուտ: Animal of –, գիշատիչ կենդանի:

To Prey, բ, ն. Որսալ, յափշտակել, գիշատել. աւարել, կողոպտել. եղծանել, աւերել, մաշել:

Preyer փրէ՛յըր գ. Գիշատիչ, յափշտակիչ, կողոպտիչ, աւարառու:

Price փրայս գ. Գին. յարգ, վարկ, պատիւ. արժէք. վարձ, շահ, թոշակ:

To Price, բ, ն. Վճարել, հատուցանել, տալ փրկանս կամ զգինն:

Prick փրիք գ. Խթան, խայթոց, վարոց, մտրակ. խայթ, կսկիծ, մորմոք, ցաւ. նըշաւակ, կէտ, առձման. խայթուած, խոցուած. հետք, նշան:

To Prick, բ, ն. Խայթել, խոցել, ծակել, խթել, մտրակել. ցցել զականջս. վարել, մխել. կախել. նշանել, նշանակել, նըշան դնել. գրգռել, մղել, շարժել. խածանել, հարկանել. զկծեցուցանել, մորմոքեցուցանել, զղջացուցանել. թթուեցուցանել:

To Prick, բ, չ. Պճնիլ, զարդարիլ. մըտրակել, դիմել, յարձակիլ:

Pricker փրի՛քըր գ. Խթան, խայթոց, մտրակ. ատրատակաւոր հեծեալ:

Pricket փրի՛քէթ գ. Մատաղ որթ եղանց, մատաղ եղջերու:

Prickle փրի՛քլ գ. Փուշ:

Prickliness փրի՛քլինէս գ. Փշաւորութի՛ն:

Pricklouse փրի՛քլաուս գ. Դերձակ (ած 'ի նախատինս):

Prickly փրի՛քլի ած. Փշուտ, փշալից:

Prickmadam փրի՛քմէտըմ գ. Ազգ դառնադմակիկ բուսոյ:

Prickpunch փրի՛քփընչ գ. Գործի ինչ:

Pricksong փրի՛քսօնկ գ. Երգ նշանակեալ խաղիւք:

Prickwood փրի՛քուուտ գ. Իլենի (ծառ [ինչ):

Pride փրայտ գ. Գոռոզութիւն, հպարտութիւն, մեծամտութիւն, պարծողութիւն. շուք, հանդէս, փառք, պարծանք:

To Pride, բ, ն. Պարծիլ, պանծալ, մնապարծիլ, ամբարտաւանիլ, փքանալ, գոռոզանալ:

Prier փրա՛յըր գ. Լրտես, դէտ:

Priest փրիսթ գ. Քահանայ. երէց. քուրմ:

Priestcraft փրի՛սթքրէֆթ գ. Խնամկալութիւն կամ խորամանկութիւն քահանայի:

Priestess փրի՛սթէս գ. Քահանայուհի, քրմուհի:

Priesthood փրի՛սթհուտ գ. Քահանայութիւն, քրմութիւն:

Priestliness փրի՛սթլինէս գ. Տեսիլ կամ եղանակ քահանայական:

Priestly փրի՛սթլի ած. Քահանայական, քահանայութեան:

Priestridden փրի՛սթրիտըն ած. Վարեալ կամ պատրեալ 'ի քահանայից:

Prig փրիկ գ. Անտախապանծ, անպիտան կամ անհանճար ոք:

Prill փրիլ գ. Վահանաձուկն:

Prim փրիմ ած. Նազելի, պճնազարդ, արուեստակեալ:

To Prim, բ, ն. Պաճուճել, պճնազարդել, արուեստակել:

Primacy փրա՛յմէսի գ. Գահերիցութիւն, գլխաւորութիւն (յեկեղեցական կարգի):

Primage փրա՛յմէճ գ. Վարձ նաւու կամ նաւավարաց:

Primarily փրա՛յմէրիլի մ. Նախ, յառաջ քան զամենայն, զառաջինն, առաւելապէս:

Primariness փրա՛յմէրինէս գ. Առաջնութիւն, գլխաւորութիւն:

Primary փրա՛յմէրի ած. Առաջին, գլխաւոր, նախկին, նախնական, սկզբնական:

Primate փրա՛յմէթ գ. Գլուխ, գահերէց, առաջնորդ (յեկեղեցական աստիճանի):

Primateship փրա՛յմէթշիփ գ. Գահերիցութիւն, գլխաւորութիւն:

Prime փրայմ գ. Ծագումն առաւօտու, առաւօտ, այգ, արշալոյս. սկիզբն, ծագումն, սկզբնաւորութիւն. ընտրելագոյն մասն. առոյգութիւն, մանկութիւն կամ ծաղիկ հասակի. գարուն. կատարելութի՛, ազնուութիւն. առաջին ժամ (հասարակաց աղօթից):

Prime, ած. Նախկին, առաջին, գլխա.

ւոր, երեւելի, սկզբնական. գերազանց, գերագոյն:

To Prime, բ, ն. Դնել զվառօդ ական հրացանից. սկիզբն առնել նկարու, պատրաստել զկտաւ նկարու:

Prímely փրա՛յմլի մ. Նախ, զառաջինն:

Prímeness փրա՛յմնէս գ. Յառաջնութի, գլխաւորութիւն. գերազանցութիւն:

Prímer փրի՛մըր գ. Ժամասացութի, ժամագիրք. այբուբենարան. տպագիր, բոլորգիր:

Priméro փրայմի՛րօ գ. Ազգ ինչ խաղու թղթոց:

Priméval, Primévous փրայմի՛վէլ, փրայմի՛վըս ած. Նախնի, վաղեմի, նախնական, առաջին:

Primítial փրայմի՛շէլ ած. Առաջաւորաց, երախայրեաց:

Prímitive փրի՛միթիվ ած. Նախնի, նախկին, նախնական, հին, վաղեմի. նախատիպ, նախագաղափար:

Prímitively փրի՛միթիվլի մ. Ի սկզբանն, զառաջինն. սկզբնաբար. ըստ նախնի սովորութեան:

Prímitiveness փրի՛միթիվնէս գ. Սկզբնութիւն, անդրանկութիւն, առաջնութիւն, հնութիւն:

Prímness փրի՛մնէս գ. Արուեստակութի, պաճուճանք:

Primogénial փրայմօճի՛նիէլ ած. Նախածին, անդրանիկ, սկզբնածին, նախագոյակ, ընկղզբնական, առաջին, նախկին:

Primogéniture փրայմօճէ՛նիթիւր գ. Անդրանկութիւն, երիցութիւն, առաջնութիւն, սկզբնաւորութիւն:

Primórdial, Primórdiate փրայմօ՛րտիէլ, փրայմօ՛րտիէյթ ած. Նախնական, սկզբնական, սկզբնածին, առաջին:

Prímrose փրի՛մրօզ գ. Գարնանածաղիկ, գարնանաբոյս:

Prince փրինս գ. Իշխան, տէր, թագաւոր, պայազատ. իշխանազուն. արքայորդի, անդրանիկ որդի արքայի. գլուխ, պետ, առաջնորդ:

To Prince, բ, չ. Տիրել, իշխել, տիրապետել, պերճանալ:

Príncedom փրի՛նստըմ գ. Իշխանութիւն, տէրութիւն:

Príncelike փրի՛նսլայք ած. Իշխանական, իշխանաբար, արժանի իշխանի:

Prínceliness փրի՛նսլինէս գ. Իշխանութիւն, տիրական իշխանութիւն:

Príncely փրի՛նսլի ած. Իշխանական, արքայական, տիրական. վեհ, ազնուական, շքեղ, վսեմ, արքայավայել:

Príncely, մ. Իշխանաբար, տիրաբար:

Príncess փրի՛նսէս գ. Իշխանուհի, արքայուհի, թագուհի, տիկին, գշխոյ, տիրուհի. դուստր արքայի. կին արքայորդւոյ:

Príncipal փրի՛նսիփէլ գ. Պետ, գլուխ, առաջնորդ, առաջին. գլուխ դրամոց. վերակացու, ուղղիչ, կառավար:

Príncipal, ած. Իշխանական. գլխաւոր, առաջին, երեւելի, կարեւոր:

Principálity փրինսիփէ՛լիթի գ. Իշխանութիւն, տէրութիւն. իշխան, տէր. սահման կամ երկիր իշխանութեան. գլխաւորութիւն, գերակայութիւն, առաջին տեղի, առաւելութիւն:

Príncipally փրի՛նսիփէլլի մ. Սկզբնաբար, առաւելապէս, մանաւանդ, յաւէտ, առանձին իմն:

Príncipalness փրի՛նսիփէլնէս գ. Գլխաւորութիւն:

Principiátion փրինսիփիէ՛շըն գ. Վերլուծութիւն սկզբանց:

Prínciple փրի՛նսիփլ գ. Սկիզբն, տարր. ծագումն. պատճառ, առիթ, հիմն, արմատ. սկզբունք կամ առաջին ուսանելիք. առած:

To Prínciple, բ, ն. Կրթել, մարզել, տպաւորել, հաստատել. դնել 'ի մտի, հաստատել զմիտս:

To Prink փրինք բ, չ, Պճնիլ, զարդարիլ. պարծ շրջիլ, սիգալ:

Print փրինթ գ. Տպաւորութիւն, կնիք, դրոշմ, պատկեր. հետք, շաւիղ, նշան, ոտնատեղի. տիպ, տպագրութիւն. Թերթ թղթոյ տպագրեալ. հանդէս կամ տարագ հանդիսական, պաճուճանք:

To Print, բ, ն. Տպաւորել, կնքել, դրոշմել, թողուլ զնշան. տպել, տպագրել:

To Print, բ, չ. Տպագրել, 'ի լոյս ընծայել (զգիրս):

Prínter փրի՛նթըր գ. Տպագրող. տպող, դրոշմիչ:

Prínting փրի՛նթին գ. Տպարան. տպագրութիւն: --house, --office, տպարան:

Príntless փրի՛նթլէս ած. Անհետ:

Príor փրա՛յըր ած. Առաջին, նախկին:

Príor, գ. Առաջնորդ, մեծաւոր, վանահայր. տեսուչ, աւագ, գլխաւոր: [պետ:

Príoress փրա՛յըրէս գ. Մայր վանից, մայր-

Priórity փրայօ՛րիթի գ. Առաջնութիւն, յառաջնութիւն:

Príorship փրա՛յըրշիփ գ. Առաջնորդութիւն, մեծաւորութիւն, վանահայրութի. տեսչութիւն, աւագութիւն, գլխաւորութի:

Príory փրա՛յըրի գ. Վանք, աթոռ վանահօր կամ մեծաւորի:

Prism փրիզմ գ. Հատուածակողմն (ապակի):

Prismátic փրիզմէթիք ած. Հատուածակողմեան:

Prismátically փրիզմէթիքէլլի մ. Ի ձև հատուածակողման:

Prismóid փրիզմօյտ գ. Մարմին որ ունի զձև հատուածակողման:

Príson փրիզն գ. Բանտ, զընդան, արգելան, կապարան:

To Príson, բ, ն. Բանտել. կապել, արգելուլ, փակել. գերել:

Prísonbase փրիզնպէյս գ. Խաղ ինչ գիւղականաց:

Prísoner փրիզնըր գ. Բանտարգել, կալանաւոր. գերի:

Prísonhouse փրիզնհաուս. Տ. Prison.

Prísonment փրիզնմէնթ գ. Բանտարգելութիւն, գերութիւն, կապանք:

Prístine փրիսթին ած. Նախնի, նախկին, վաղեմի, հին, առաջին:

Príthee փրիթհի. Խանդարուած Pray thee բառից, աղաչեմ զքեզ:

Prívacy փրայվէսի գ. Գաղտնութիւն, ծածկութիւն, թաքնութիւն. առանձնութիւն, առանձին կամ զանխուլ տեղի. ընտանութիւն, մտերմութիւն. լռութիւն:

Prívate փրայվէթ գ. Առանձին կամ գաղտնի պատգամաւորութիւն:

Prívate, ած. Գաղտնի, ծածուկ, թաքուն, զանխուլ. առանձին, միայնակ. սոսկական (որ). մասնաւոր, առանձնական: In —, գաղտ, 'ի ծածուկ, լռելեայն, առանձինն:

Privatéer փրայվէթիր գ. Նաւ ասպատակաւոր, նաւ հինից:

To Privatéer, բ, ն. Հանել 'ի վերայ ծովու ասպատակաւոր նաւս, ասպատակել 'ի ծովու:

Prívately փրայվէթլի մ. Առանձինն, լռելեայն, գաղտ, զանխլաբար:

Prívateness փրայվէթնէս գ. Սոսկականութիւն. գաղտնութիւն, թաքնութիւն. առանձնութիւն:

Privátion փրայվէշն գ. Պակասութիւն, չունելութիւն. բարձումն, զրկումն:

Prívative փրիվէթիվ գ. Պակասութիւն կամ պակասական ինչ:

Prívative, ած. Զրկող, զրկողական. պակասական:

Prívatively փրիվէթիվլի մ. Պակասաբար. բացասաբար: [սութիւն:

Prívativeness փրիվէթիվնէս գ. Պակա-

Prívet փրիվէթ գ. Տունկ ինչ:

Prívilege փրիվիլիճ գ. Արտօնութիւն, առանձնաշնորհութիւն, առանձին շնորհ. ազատութիւն, ապահարկութիւն:

To Prívilege, բ, ն. Տալ արտօնութիւն ինչ, տալ ումեք առանձին շնորհս. ազատել, զերծուցանել:

Prívily փրիվիլի մ. Առանձինն, գաղտ, լռելեայն, զանխլաբար:

Prívity փրիվիթի մ. Առանձին խորհրդակցութիւն, խորհուրդ. գիտակցութիւն, գիտութիւն, տեղեկութիւն, համախոհութիւն: In —, առանձինն, գաղտ, լռելեայն, 'ի ծածուկ: [աղբանոց:

Prívy փրիվի գ. Արտաքնոց, լուալիք,

Prívy, ած. Առանձին, առանձնական, մասնաւոր. գաղտնի, ծածուկ, ծածկեալ, զանխուլ. խորհրդակից, մտերիմ. գիտակ խորհրդոց, համախոհ, կցորդ, հաղորդ:

Prize փրայզ գ. Յաղթանակ, մրցանակ, բրաբիոն. վարձ, փոխարէն, արիւնք. աւար, յափշտակութիւն, կապուտ, կողոպուտ:

To Prize, բ, ն. Գին հատանել, որոշել զգինն, արժեցուցանել. յարգել, մեծ կամ արգոյ համարել, առ պատուական ունել:

Prízer փրայզըր գ. Որ զգին հատանէ, արժեցուցիչ. որ ունի 'ի յարգի:

Prízefighter փրայզֆայթըր գ. Որ մարտնչի վասն վարձուց կամ յաղթանակի:

Pro փրօ. նխ. Վասն, փոխարէն, 'ի նպաստ: — and con, 'ի նպաստ և ընդդէմ:

Probabílity փրօպէպիլիթի գ. Հաւանականութիւն, հաւանական կարծիք:

Próbable փրօպէպլ ած. Հաւանական, հաւանելի, արժանահաւատ:

Próbably փրօպէպլի մ. Հաւանօրէն, հաւանական կարծեօք:

Próbat փրօպէթ գ. Հաստատութիւն կամ ստուգութիւն կտակի:

Probátion փրօպէշն գ. Ցոյց, ցուցումն, ապացոյց, հաստատութիւն, փաստ, պատճառ, վկայութիւն. փորձ, հանդէս, քննութիւն:

Probátionary փրօպէշնէրի ած. Ի փորձ կամ 'ի վկայութիւն:

Probátioner փրօպէշնըր գ. Համբակ, նորեկ, նորընծայ, աշակերտ:

Probátionership փրօպէշնըրշիփ գ. Փորձ, հանդէս, աշակերտութիւն, նորընծայութի:

Próbatory փրօպէթըրի ած. Փորձառական, առ 'ի զփորձ առնուլ:

Probe փրօպ գ. Վիրաչափ (գործի ինչ վիրաբուժից): —-scissors, մկրատք վիրաբուժի:

To Probe, բ, ն. Քննել վիրաչափ գործեաւ զխորութիւն վիրաց:

Próbity փրօպիթի գ. Ամբծութիւն, ուղղութիւն, բարեկաւութիւն:

Próblem փրօպլէմ գ. Առաջարկութիւն, խնդիր:

Problemátical ֆրօպլէմէ՛թիքէլ ած. Վարկած, երկբայական, կեղակարծ։

Problemátically ֆրօպլէմէ՛թիքէլլի մ. Ձօրէն առաջարկութեան, երկբայաբար։

Probóscis ֆրօպօ՛սսիս գ. Պատինճ փղի, կնճիթ։

Procácious ֆրօքէ՛շըս ած. Յանդուգն, ժպիրհ, լիրբ, անպատկառ։

Procácity ֆրօքէ՛սիթի գ. Յանդգնութիւն, լրբութիւն, ապերասանութիւն։

Procatárctic ֆրօքէթա՛րքթիք ած. Նախադրդիչ կամ նախընթաց (պատճառ հիւանդութեան)։

Procatárxis ֆրօքէթա՛րքսիս գ. Նախադրդիչ կամ նախընթաց պատճառ հիւանդութեան։

Procédure ֆրօսի՛ճիւր գ. Փուրշիշ, հարցափորձ, քննութիւն. գնացք, գործք, յառաջադիմութիւն. արդիւնք, արդասիք, բերք։

Proceéd ֆրօսի՛տ գ. Արդիւնք, արդասիք, շահեկանութիւն։

To Proceéd, բ, չ. Յառաջ գալ, յառաջել, անցանել. ելանել, բղխել, ծագիլ, ծնանիլ. յառաջ վարել. դատ վարել, քննել զփուրշիշ ամբաստանութեան, հարցափորձ առնել. յառաջադէմ լինել, զարգանալ. լինել։

Proceéder ֆրօսի՛տըր գ. Յառաջընթաց, յառաջադէմ։

Proceéding ֆրօսի՛տինկ գ. Յառաջադիմութիւն, ընթացք, կարգ. դատ։

Procéllous ֆրօսէ՛լլըս ած. Բազմածուփ, մրրկալից, մրրկայոյզ։

Procéption ֆրօսէ՛փշըն գ. Առնուլն յառաջագոյն, նախագրաւումն։

Procérity ֆրօսէ՛րիթի գ. Վիթխարութիւն, բարձրութիւն հասակի։

Prócess ֆրօ՛սէս գ. Ձգումն, բերումն. անցք, գնացք, ընթացք. յառաջ խաղացումն, յառաջատութիւն, երկարութիւն, կարգ. դատ, փուրշիշ։ [գէս։

Procéssion ֆրօսէ՛շըն գ. Թափօր, հան-

To Procéssion, բ, չ. Թափօր կամ հանդէս կազմել։

Procéssional ֆրօսէ՛շընէլ ած. Թափօրի, հանդիսաւոր։

Procéssionary ֆրօսէ՛շընէրի ած. Թափօրի, կարգեալ 'ի թափօր։

Próchronism ֆրօ՛քրօնիզմ գ. Վրիպակ յառաջնութեան ժամանակի, թուական եդեալ յառաջ քան զանցս իրաց։

Prócidence ֆրօ՛սիտէնս գ. Անկումն, թափումն։

Prócinct ֆրօ՛սինքթ գ. Պատրաստութիւն, կազմութիւն։

To Procláim ֆրօքլէ՛յմ բ, ն. Հրատարակել՝ հրապարակել, քարոզ կարդալ։

Procláimer ֆրօքլէ՛յմըր գ. Քարոզ, մունետիկ։

Proclamátion ֆրօքլէմէ՛շըն գ. Հրատարակումն. հրովարտակ։

Proclívity ֆրօքլի՛վիթի գ. Հակամիտութիւն, յօժարամտութիւն, բերումն. յարմարութիւն, դիւրութիւն։

Proclívous ֆրօքլա՛յվըս ած. Դիւրամէտ, հակամիտեալ, դիւրապատրաստ։ [խին։

Procónsul ֆրօքօ՛նսըլ գ. Փոխանակ բդեշ-

Procónsulship ֆրօքօ՛նսըլշիփ գ. Փոխանորդութիւն բդեշխի, պաշտօն փոխանակի բդեշխին։

To Procrástinate ֆրօքրէ՛սթինէյթ բ, ն. Յապաղել, օր քան զօր յերկարել, յերկարաձգել։

To Procrástinate, բ, չ. Յապաղել, դան-

Procrastinátion ֆրօքրէսթինէ՛շըն գ. Յապաղումն, յերկարաձգութիւն։

Procrastinátor ֆրօքրէսթինէ՛յթըր գ. Որ յապաղէ կամ յերկարաձգէ։

Prócreant ֆրօ՛քրիէնթ ած. Ծնանող, ծնընդական, արտադրիչ։

To Prócreate ֆրօ՛քրիէթ բ, ն. Ծնանել, արտադրել, բուսուցանել։

Procreátion ֆրօքրիէ՛շըն գ. Ծնունդ, ծնելութիւն, ծնողութիւն, արտադրութիւն։

Prócreative ֆրօ՛քրիէթիվ ած. Ծննդական, արտադրիչ։

Prócreativeness ֆրօ՛քրիէթիվնէս գ. Ծնընդական կարողութիւն, կարողութիւն ծնանելոյ։

Procreátor ֆրօքրիէ՛թըր գ. Ծնող, հայր։

Próctor ֆրօ՛քթըր գ. Հոգաբարձու, գործակալ. խնամակալ. պետ, վերակացու։

To Próctor, բ, ն. Հոգաբարձու կամ պաշտպան լինել։

Próctorship ֆրօ՛քթըրշիփ գ. Հոգաբարձութիւն, վերակացութիւն։

Procúmbent ֆրօքը՛մպէնթ ած. Անկեալ, ընկողմանեալ, յորսայս։

Procúrable ֆրօքիու՛րէպլ ած. Զոր մարթ է դիւրաւ ստանալ, հայթայթելի։

Prócuracy ֆրօ՛քիուրէսի գ. Հոգաբարձութիւն, խնամակալութիւն։

Procurátion ֆրօքիուրէ՛շըն գ. Ստացումն, հայթայթումն։

Procurátor ֆրօքիուրէ՛թըր գ. Հոգաբարձու, գործակալ, հոգատար։

Procuratórial ֆրօքիուրէթօ՛րիէլ ած. Հոգաբարձուի կամ գործակալի։

Procúratory ֆրօքիու՛րէթըրի ած. Հայթայթանաց։

To Procúre ֆրօքիու՛ր բ, ն. Հոգաբարձու լինել, միջնորդ լինել. հայթայթել, ջանալ 'ի ստացումն, դուն գործել, հո-

գալ, խնդրել, առնուլ. հնարել. բարեխօս լինել, հաւանեցուցանել:

To Procúre, բ, չ. Միջնորդ լինել, կաւատութիւն առնել:

Procúrement փրօքիու'րմէնթ գ. Հոգաբարձութիւն, հայթայթանք, փոյթ, ջան:

Procúrer փրօքիու'րըր գ. Որ առնայ կամ 'ի ձեռս բերէ, հայթայթիչ. կաւատ:

Procúress փրօքիու'րէս գ. Կին կաւատ:

Pródigal փրօ'տիկըլ ած. Շռայլ, շռայլամիտ, վատնիչ:

Pródigal, գ. Վատնիչ, անառակ:

Prodigálity փրօտիկէ'լիթի գ. Շռայլութիւն, վատնումն:

Pródigally փրօ'տիկըլլի մ. Շռայլութք, անառակութեամբ:

Prodígious փրօտի'ճըս ած. Նորաքանչ, նորանշան, ահագին, անհնարին, անչափ:

Prodígiously փրօտի'ճըսլի մ. Սքանչելապէս, յանչափս, կարի յոյժ, սաստիկ, անհնարինս:

Prodígiousness փրօտի'ճըսնէս գ. Սքանչելութիւն, անչափութիւն, անհնարին մեծութիւն, սաստկութիւն:

Pródigy փրօ'տիճի գ. Հրաշք, սքանչելիք, հրաշալի ինչ, նորանշան իմն, զարմանագործութիւն. հրէշք:

Prodítion փրօտի'շըն գ. Մատնութիւն, դաւաճանութիւն, դժրանք: [ճան:

Próditor փրօ'տիթըր գ. Մատնիչ, դաւա-

Proditórious փրօտիթօ'րիըս ած. Մատնչի, դաւաճանութեան, դրժողական:

Próduce փրօ'տիուս գ. Բերք, արդիւնք, արդասիք, շահ, շահեկանութիւն. տոհմական:

To Prodúce փրօտիու'ս բ, ն. Յառաջ ածել. 'ի գոյ կամ 'ի ցուցակութիւն ածել, կացուցանել, ցուցանել. բուսուցանել, ըստեղծանել, ծնանիլ, արտադրել, առնել, պտղաբերել:

Prodúcent փրօտիու'սէնթ գ. Որ յառաջ բերէ կամ ընծայէ:

Prodúcer փրօտիու'սըր գ. Ծնող, արտադրող, որ յառաջ բերէ, պատճառ:

Prodúcible փրօտիու'սիպըլ ած. Յառաջ բերելի, ցուցանելի, արտադրելի:

Prodúcibleness փրօտիու'սիպըլնէս գ. Արտադրութիւն, լինելն արտադրելի:

Próduct փրօ'տըքթ գ. Բերք, պտուղ, արդիւնք, արդասիք, տոհմականք. եկամուտք. ծնունդ մտաց, գործ, աշխատասիրութիւն. արտադրեալն թուոյ, գումար արտադրեալ:

Prodúctible փրօտը'քթիպըլ ած. Ծաւալական, տարածելի:

Prodúction փրօտը'քշըն գ. Արտադրութիւն, ծնունդ. բերք, պտուղ. արդիւնք, արդասիք. գործ, աշխատասիրութիւն:

Prodúctive փրօտը'քթիվ ած. Արտադրող, բուսուցիչ, ծննդական, բերրի, արդասաւոր, որ յառաջ բերէ կամ ծնանի:

Próem փրօ'էմ գ. Յառաջաբան, կանխաբանութիւն, նախերգանք:

Profanátion փրօֆէնէ'շըն գ. Պղծութիւն, ամբարշտութիւն, անպատուութիւն:

Profáne փրօֆէ'յն ած. Պիղծ, ամբարիշտ, եղեռնաւոր. աշխարհական, արտաքին. անսուրբ, մարմնական:

To Profáne, բ, ն. Պղծել, անսուրբ առնել. ապականել. աղաւաղել, խանգարել, չարաչար վարել, անարգել:

Profánely փրօֆէ'յնլի մ. Պղծութեամբ, ամբարշտութեամբ:

Profáneness փրօֆէ'յննէս գ. Պղծութիւն, ամբարշտութիւն, անպատուութիւն:

Profáner փրօֆէ'յնըր գ. Պղծող, ապականիչ, անարգու:

Proféction փրօֆէ'քշըն գ. Յառաջ խաղացումն, չու, ընթացք:

To Proféss փրօֆէ'ս բ, ն. Դաւանել, խոստովանել. ուխտել. զհետ երթալ, ունել, աշակերտիլ. վարել, 'ի կիր առնուլ կամ ուսուցանել հրապարակաւ. հրապարակել, յայտնել, վկայել:

To Proféss, բ, չ. Խոստովան լինել, ուխտել. խոստանալ կամ ցուցանել բարեկամութիւն:

Proféssedly փրօֆէ'սէտլի մ. Յայտնի, հրապարակաւ, վկայութք, առանձին իմն:

Proféssion փրօֆէ'շըն գ. Կրթութիւն, վարժք, արհեստ, պարապումն. խոստովանութիւն, վկայութիւն. ուխտ. դաւանութիւն:

Proféssional փրօֆէ'շընըլ ած. Վարժից, աղանդոյ, կրթութեան:

Proféssor փրօֆէ'սըր գ. Դաւանող, խոստովանող, հետեւող, աշակերտ. ուսուցիչ, վարժապետ, դասատու. ուխտեալ, կրօնաւոր:

Proféssorship փրօֆէ'սըրշիփ գ. Վարժապետութիւն, դասատուութիւն:

Próffer փրօ'ֆֆըր գ. Ընծայ, նուէր, առաջարկութիւն, խոստումն, մատուցումն. փորձ, հանդէս, ճիգն:

To Próffer, բ, ն. Ընծայել, մատուցանել, տալ, խոստանալ. դիմագրաւ կամ ինքնամատոյց լինել, ընծայել կամ տալ զանձն, 'ի փորձ մատչել, հանդիսանալ:

Prófferer փրօ'ֆֆըրըր գ. Մատուցող, խոստացող, որ առաջի առնէ:

Profícience, Profíciency փրօֆի'շէնս, փրօֆի'շէնսի գ. Յառաջադիմութիւն, զարգացումն, կատարելութիւն:

Profícient փրօֆի՛շընթ գ. Զարգացեալ, յառաջադէմ 'ի կատարելութիւն:

Profícuous փրօֆի՛քիուըս գ. Օգտակար, շահաւէտ, պիտանի:

Profíle փրօֆի՛լ գ. Կիսանկար դիմաց, պատկեր կամ տեսիլ դիմաց կողմնակի:

Prófit փրօ՛ֆիթ գ. Օգուտ, շահ. յառաջադիմութիւն, զարգացումն:

To Prófit, բ, ն. Օգտել, օգուտ բերել կամ ընծայել, լինել 'ի շահ. յառաջադէմ ընծայել, զարգացուցանել:

To Prófit, բ, չ. Օգտիլ, շահիլ, ստանալ. զարգանալ, յառաջադէմ լինել, յառաջել. օգուտ լինել, օգտակար լինել:

Prófitable փրօ՛ֆիթէպըլ ած. Օգտակար, շահեկան, շահաւէտ, պիտանի:

Prófitableness փրօ՛ֆիթէպըլնէս գ. Օգուտ, պիտանութիւն:

Prófitably փրօ՛ֆիթէպլի մ. Օգտիւ, յօ- [գուտ:

Prófitless փրօ՛ֆիթլէս ած. Անօգուտ, անպիտան, վայրապար:

Prófligate փրօ՛ֆլիկէթ ած. Վատթարեալ, ապականեալ, թիւրեալ, անառակ, անպատկառ, լիրբ, չար:

Prófligate, գ. Չարագործ, եղեռնաւոր, անօրէն, անառակ, թշուառական, հէգ:

To Prófligate, բ, ն. Վարել, հերքել, վանել:

Prófligately փրօ՛ֆլիկէթլի մ. Անպատկառ, լրբաբար, չարաչար:

Prófligateness փրօ՛ֆլիկէթնէս գ. Չարութիւն, անզգամութիւն, լրբութիւն:

Prófluence փրօ՛ֆլիուէնս գ. Հոսանք, ընթացք, գնացք, յորդութիւն, առատութի:

Prófluent փրօ՛ֆլիուէնթ ած. Յորդահոս, յորդախաղաց, հոսեալ, որ հոսէ:

Profóund փրօֆա՛ունտ գ. Խորութիւն, խորք, անդունդք, վիհ:

Profóund, ած. Խոր, խորին, անդընդային. մթին, խորիմաստ, նուրբ, խորախորհուրդ. խոնարհ, յարգական. նրբամիտ, կորովամիտ:

To Profóund, բ, չ. Խորամուխ լինել, թափանցել 'ի խորս:

Profóundly փրօֆա՛ունտլի մ. Ի խորս, խորագոյնս. կարի, անչափ. նրբութեամբ, խնամով, մանրաքննին, լիով:

Profóundness փրօֆա՛ունտնէս գ. Խորութիւն. խորատեսութիւն, նրբամտութիւն, կորովամտութիւն: [նրբութիւն:

Profúndity փրօֆը՛նտիթի գ. Խորութիւն.

Profúse փրօֆիու՛ս ած. Ճռայլ, անկարգ, աւերող, բազմածախ. անչափ, առատ, զեղուն:

Profúsely փրօֆիու՛սլի մ. Ճռայլաբար, առատապէս, անչափ, լիով, լիուլի:

Profúseness փրօֆիու՛սնէս գ. Ճռայլութիւն, անչափ առատութիւն:

Profúsion փրօֆիու՛ժըն գ. Ճռայլութի, վատնումն. անչափ առատութիւն, յորդութիւն, զեղումն:

Prog փրօկ գ. Կերակուր, պաշար, պարէն (ըստ ռամկաց):

To Prog, բ, չ. Ճորթել, գողանալ. 'ի խնդիր լինել կերակրոց, հայթայթել կերակուրս:

Progenerátion փրօճէնէրէ՛շըն գ. Սերունդ, ծնունդ:

Progénitor փրօճէ՛նիթըր գ. Նախահայր, նախնի ծնող:

Prógeny փրօ՛ճինի գ. Զարմ, ազգ, ազգատոհմ, սերունդ, զաւակ, որդիք:

Prognóstic փրօկնօ՛սթիք ած. Կանխագուշակ, յառաջածանօթ:

Prognóstic, գ. Նախագուշակութիւն. վարկածք. կանխագուշակ նշան, նշան ապագային:

Prognósticable փրօկնօ՛սթիքէպըլ ած. Նախագուշակելի:

To Prognósticate փրօկնօ՛սթիքէյթ բ, ն. Նախագուշակել, կանխաւ զեկուցանել:

Prognosticátion փրօկնօսթիքէ՛շըն գ. Գուշակութիւն, կանխագուշակութիւն. ցուցակ, նշան, նշանակ:

Prognosticátor փրօկնօսթիքէ՛թըր գ. Նախագուշակ, կանխագէտ:

Prógress փրօ՛կրէս գ. Յառաջ խաղացումն, յառաջատուութիւն, գնացք, ընթացք, ելք. յառաջադիմութիւն, օգուտ, զարգացումն, աճումն. չու, հանդէս չուոյ:

To Prógress, բ, չ. Յառաջ խաղալ, յառաջադէմ լինել, զարգանալ:

Progréssion փրօկրէ՛շըն գ. Յառաջատուութիւն. յառաջ խաղացումն, յառաջադիմութիւն, զարգացումն. աճք, գնացք, հոսումն:

Progréssional փրօկրէ՛շընէլ ած. Յառաջախաղաց:

Progréssive փրօկրէ՛սիվ ած. Յառաջադէմ, յառաջախաղաց:

Progréssively փրօկրէ՛սիվլի մ. Յառաջատուութեամբ, հետզհետէ:

To Prohíbit փրօհի՛պիթ բ, ն. Արգելուլ, խափանել, ոչ թողուլ:

Prohíbiter փրօհի՛պիթըր գ. Արգելիչ, խափանող:

Prohibítion փրօհիպի՛շըն գ. Արգել, խափանումն, արգել հրամանի:

Prohíbitory փրօհի՛պիթըրի ած. Արգելական, որ արգելու:

Próject փրօ՛ճէքթ գ. Պատկեր, գաղափար, օրինակ, ձև, առաջարկութիւն:

To Projéct փրօճէ՛քթ բ. ն. Արկանել, ձգել. ցուցանել, երեւեցուցանել. նկարել 'ի միտս, հնարել, խորհել, կազմակերպել:

To Projéct, բ. ն. Ցցուիլ արտաքս, կարկառիլ:

Projéctile փրօճէ՛քթիլ գ. Մարմին ընկեցիկ կամ մղեալ:

Projéctile, ած. Մղեալ, ձգեալ յառաջ, ընկեցիկ:

Projéction փրօճէ՛քշըն գ. Ընկեցումն. ձեւ, գաղափար, գծագրութիւն, կազմակերպութիւն. խորհուրդ, միտք, առաջարկութիւն. հնարք, ճիգն, ճարտարութիւն:

Projéctor փրօճէ՛քթըր գ. Գտող, ճարտար, հնարագէտ. որ առաջի առնէ զանհնարինս, որ յանդգնս կամ 'ի դժուարինս ձգտի:

Projécture փրօճէ՛քչիուր գ. Որմ ցցուեալ արտաքս, պատշգամբ:

To Proin փրօյն բ. ն. Փշտել, հատանել: Տես to Prune.

Proláte փրօլէ՛յթ ած. Տարածեալ, երկարեալ, յերկարաձգեալ:

To Proláte, բ. ն. Արտասանել, արտաբերել:

Prolátion փրօլէ՛շըն գ. Արտասանութիւն, արտաբերութիւն. յերկարութիւն, յապաղումն:

Prolegómena փրօլիկօ՛մինէ գ. Ճառ յառաջաբանական կամ նախաշաւիղ, նախերգանք, յառաջաբան:

Prolépsis փրօլէ՛փսիս գ. Կանխումն կամ նախապաշարումն (ըստ ճարտասանից). կանխումն ժամանակի, վրիպակ ժամանակագրական կանխելով զթուական:

Proléptical փրօլէ՛փթիքէլ ած. Կանխագոյն, յառաջագոյն, նախընթաց:

Proléptically փրօլէ՛փթիքէլլի մ. Կանխաւ, կանխագոյն, յառաջագոյն:

Proletárian փրօլիթէ՛րիէն ած. Վատթար, անարգ, անպիտան, սինլքոր:

Prolificátion փրօլիֆիքէ՛շըն գ. Զաւակագործութիւն, որդեծնութիւն:

Prolífic, Prolífical փրօլի՛ֆիք, փրօլի՛ֆիքէլ ած. Ծննդարար, զաւակագործ, որդեծին, բազմածին, բեղնաւոր, արգասաւոր:

Prolífically փրօլի՛ֆիքէլլի մ. Բազմածնութեամբ, բեղնաւորութեամբ:

Prolíx փրօլի՛քս ած. Երկար, երկարաձիգ, երկարախօս. երկարատեւ:

Prolíxious փրօլի՛քշըս ած. Երկար, երկարապատում:

Prolíxity փրօլի՛քսիթի գ. Երկարութիւն, երկարաբանութիւն:

Prolíxly փրօլի՛քսլի մ. Ընդերկար, ճոխագոյնս:

Prolíxness փրօլի՛քսնէս գ. Երկարութիւն, երկարաբանութիւն:

Prolocútor փրօլօքի՛ութըր գ. Ատենաբան, բերան ժողովոյն:

Prolocútorship փրօլօքի՛ութըրշիփ գ. Պաշտօն ատենաբանի կամ բերանոյ ժողովոյն:

Prólogue փրօ՛լօկ գ. Յառաջաբանութիւն, յառաջաբան, նախերգանք:

To Prólogue, բ. ն. Յառաջաբանել:

To Prolóng փրօլօ՛նկ բ. ն. Երկարել, երկարաձգել, յապաղել:

Prolongátion փրօլօնկէ՛շըն գ. Յերկարումն, յապաղումն, ընդերկարութիւն:

Prolúsion փրօլի՛ուժըն գ. Նախակրթութիւն, սկիզբն խաղու կամ զբօսանաց:

Próminence, Próminency փրօ՛մինէնս, փրօ՛մինէնսի գ. Ցցուած, ուռոյց, բարձրութիւն, բարձրաւանդակ:

Próminent փրօ՛մինէնթ ած. Ցցուեալ, ուռուցեալ, բարձրացեալ, բարձր:

Promíscuous փրօմի՛սքիուըս ած. Խառն, շփոթ, անորոշ, խառնիխուռն:

Promíscuously փրօմի՛սքիուըսլի մ. Խառն, խառնիխուռն, շփոթս, անորոշակի:

Prómise փրօ՛միզ գ. Խոստումն, ուխտ. երաշխաւորութիւն. բան, հրաման, թոյլտուութիւն. յոյս, ակնկալութիւն. աւետիք: ['ի կին:

To Prómise, բ. ն. Խոստանալ. խօսել

To Prómise, բ. չ. Խոստանալ. երաշխաւոր լինել. յուսացուցանել. հաստատել, ստուգել, պնդել:

Prómisebreach փրօ՛միզպրիչ գ. Դրժումն խոստման, ուխտանենգութիւն:

Prómisebreaker փրօ՛միզպրէքըր գ. Դրժող խոստման, ուխտադրուժ, ուխտանենգ, հաւատադրուժ:

Prómiser փրօ՛միզըր գ. Խոստացող, երաշխաւոր:

Prómissorily փրօ՛միսսըրիլի մ. Խոստաբանութեամբ, բանիւ:

Prómissory փրօ՛միսսըրի ած. Խոստման, խոստաբանական:

Prómont, Prómontory փրօ՛մընթ, փրօ՛մընթըրի գ. Սար, սարաւանդ, բարձրաւանդակ:

To Promóte փրօմօ՛թ բ. ն. Յառաջ վարել կամ տանիլ, յառաջացուցանել, զարգացուցանել. մղել, շարժել, խրախուսել, ձեռնտու լինել, յաջողել. բարձրացուցանել, ամբառնալ (յաստիճան պատուոյ):

Promóter փրօմօ՛թըր գ. Յառաջացուցիչ, շարժիչ, խրախուսիչ, զարգացուցիչ, պաշտպան, ձեռնտու. քսու, բանսարկու:

Promótion փրօմօ՛շըն գ. Յառաջաշարժութիւն, յառաջադիմութիւն, զարգա-

ցումն. խրախոյս, յորդոր, քաջալեր. ամբարձումն 'ի պատիւ, բարձրութիւն:

To Promóve փրօմուվ բ. ն. Յառաջ վարել կամ տանիլ, յառաջացուցանել, զարգացուցանել:

Prompt փրօմթ ած. Պատրաստական, կազմ, առ ձեռն պատրաստ, դիւրին. ըսթափ, շոյտ, յօժարամիտ, դիւրապատրաստ. համարձակ, ժպիրհ, յանդուգն. դիւրագրգիռ:

To Prompt, բ. ն. Թելադրել, սադրել, ազդել. օգնել, ձեռնտու լինել, զօրացուցանել. յօժարեցուցանել, համոզել, ուսուցանել, խրատել. շարժել, յորդորել, հրապուրել. մղել, դրդել. 'ի յուշ ածել, յիշեցուցանել:

Prómpter փրօմթըր գ. Թելադրիչ, սատար, սադրիչ, ուսուցիչ, յիշեցուցիչ, յորդոր:

Prómptitude փրօմթիթիուտ գ. Պատրաստականութիւն, յօժարութիւն, փոյթ, սթափութիւն:

Prómptly փրօմթլի մ. Փութով, արագապէս, փութանակի, յօժարամիտ, անդանդաղ, խնամով:

Prómptness փրօմթնէս գ. Պատրաստականութիւն, փոյթ, սթափութիւն, յօժարութիւն, մտադիւրութիւն, յօժարամտութիւն:

Prómptuary փրօմփչիուէրի գ. Մթերանոց, համբարանոց, շտեմարան:

Prómpture փրօմփչիուր գ. Թելադրութիւն, դրդիռ, շարժումն:

To Promúlgate փրօմըլկէյթ բ. ն. Հրատարակել, հռչակել, քարոզել:

Promulgátion փրօմըլկէյշըն գ. Հրապարակումն, հրատարակութիւն, քարոզումն:

Promulgátor փրօմըլկէյթըր գ. Հրատարակիչ, քարոզ:

To Promúlge փրօմըլճ բ. ն. Հրատարակել, հրապարակել, քարոզել:

Promúlger փրօմըլճըր գ. Հրատարակիչ, քարոզ:

Pronátor փրօնէյթըր գ. Մկան ինչ:

Prone փրօն ած. Կորացեալ, կարկամեալ. անկեալ 'ի վերայ երեսաց. զառ 'ի վայր, խոնարհեալ. զահավէժ, թեւադլոր. դիւրամէտ, հակեալ, հակամիտեալ:

Próneness փրօննէս գ. Կորութիւն, թեքութիւն, կարկամութիւն. անկումն 'ի վերայ երեսաց. զառ 'ի վայր, էջք. հակումն, միտումն, բերումն, յօժարութիւն:

Prong փրօն գ. Երկժանի, երեքժանի:

Prónity փրօնիթի գ. Կորութիւն, թեքութիւն, հակումն:

Pronóun փրօնաուն գ. Դերանուն:

To Pronóunce փրօնաունս բ. ն. Խօսել, բարբառել, ձայնել, պատմել, քարոզել, ասենաբանել. հրատարակել, յայտ առնել, վճռել. արտասանել, արտաբերել:

To Pronóunce, բ. չ. Խօսիլ, բարբառիլ, ասել, վճռել:

Pronóuncer փրօնաունսըր գ. Որ խօսի կամ բարբառի. յայտնիչ, հրատարակիչ. արտասանող:

Pronunciátion փրօնընշիէյշըն գ. Արտասանութիւն, արտաբերութիւն. ընտիր առոգանութիւն:

Proof փրուֆ գ. Փորձ, փաստ, ցուցումն, պատճառ, վկայութիւն, նշան. փորձ, ճաշակ, փորձառութիւն, հանդէս, ընտրութիւն. պնդութիւն, ամրութիւն. զէն քաջակուռ. առաջին փորձ տպագրութեան:

Proof, ած. Փորձ, փորձեալ, ամուր, քաջապինդ, անընկճելի, անտեղիտալի, հաստատուն:

Próofless փրուֆլէս ած. Անփորձ, անհաւաստի:

Prop փրօփ գ. Խեչակ, ցից, գաւազան, նեցուկ, մոյթ, հաստարան, նպաստ, օգնութիւն, զօրավիգն:

To Prop, բ. ն. Մոյթ դնել, խեչակաւ հաստատել. ունել, բառնալ, տանիլ. պնդել, հաստատել, ամրացուցանել. զօրավիգն կամ կուսակից լինել:

Própagable փրօփէկէպըլ ած. Ծաւալական, աճեցուն, ծննդական:

To Própagate փրօփէկէյթ բ. ն. Տարածել, ծաւալել, սփռել, ընդարձակել, ձգել. սերել, ծնանել, աճեցուցանել, բազմացուցանել:

To Própagate, բ. չ. Սփռիլ, տարածիլ, սերիլ, աճիլ, բազմանալ:

Propagátion փրօփէկէյշըն գ. Սերունդ, աճումն, բազմանութիւն, բարունակ, շառաւիղ. տարածումն, ծաւալումն, ըսփիւռ:

Propagátor փրօփէկէյթըր գ. Սերիչ, աճեցուցիչ. տարածող, ծաւալիչ:

To Propél փրօփէլ բ. ն. Հանել 'ի բաց, վանել, մերժել, վարել:

To Propénd փրօփէնտ բ. չ. Հակիլ, միտել, բերիլ, յօժարիլ:

Propéndency փրօփէնտէնսի գ. Հակումն, միտումն, բերումն, յօժարութիւն. քննութիւն, մտադրութիւն:

Propénse փրօփէնս ած. Հակեալ, հակամիտեալ, յօժարեալ, յօժարամիտ:

Propénsion, Propénsity փրօփէնշըն, փրօփէնսիթի գ. Հակումն, միտումն, բերումն, յօժարութիւն:

Próper փրօփըր ած. Յատուկ, սեպհա-

կան, առանձին. իմ, քո, նորա, իւր, անձին, իւրական. բուն, բնիկ, բնական. պատշաճ, յարմար, բաւական. ճիշտ, անվրէպ, անսայթաք. արդար, հաւատարի. մաքուր, ընտիր, գեղեցիկ. վայելչագիտակ, համեմատ:

Próperly փրօ՛փըրլի մ. Ի դէպ, ըստ պատշաճի, գեղեցիկ իմն. յատկապէս, տիրապէս. ուղղակի, անվրէպ:

Próperness փրօ՛փըրնէս գ. Յատկութիւն. գեղեցկութիւն կամ վայելչութիւն հասակի:

Próperty փրօ՛փըրթի գ. Յատկութիւն. որպիսութիւն, հանգամանք, բնութիւն, խակութիւն. իրաւունք, իշխանութիւն, տէրութիւն, սեփհականութիւն. սեփհական ինչք կամ ստացուածք. ազգակցութիւն, մերձաւորութիւն. օգուտ, շահ:

To Próperty, բ, ն. Պատշաճել, յարմարել. յատկացուցանել, գրաւել, սեփհականել, ունել:

Próphasis փրօ՛ֆէսիս գ. Գուշակութիւն հիւանդութեան:

Próphecy փրօ՛ֆիսի գ. Մարգարէութիւն, գուշակութիւն, կանխատացութիւն:

Próphesier փրօ՛ֆիսայըր գ. Որ մարգարէանայ կամ գուշակէ:

To Próphesy փրօ՛ֆիսայ բ, ն. Մարգարէանալ, նախաձայնել, գուշակել:

To Próphesy, բ, չ. Մարգարէանալ, պատմել, քարոզել:

Próphet փրօ՛ֆէթ գ. Մարգարէ, տեսանող. գուշակ:

Próphetess փրօ՛ֆէթէս գ. Մարգարէուհի:

Prophétic, Prophétical փրօֆէ՛թիք, փրօֆէ՛թիքէլ ած. Մարգարէական, տեսանողական, գուշակական, ըղձապատում:

Prophétically փրօֆէ՛թիքէլլի մ. Մարգարէաբար, մարգարէութեամբ:

To Próphetize փրօ՛ֆէթայզ բ, չ. Մարգարէանալ, գուշակել:

Prophyláctic փրօֆիլէ՛քթիք ած. Նախապահեստ կամ պահպանողական (դեղ):

Propínquity փրօփի՛նքուիթի գ. Մերձաւորութիւն, մօտաւորութիւն. ազգականութիւն, մերձաւորութիւն արեան:

Propítiable փրօփի՛շիէպլ ած. Քաւելի, զոր մարթ է հաշտեցուցանել:

To Propítiate փրօփի՛շիէյթ բ, ն. Քաւել, հաշտեցուցանել:

Propitiátion փրօփիշիէ՛յշըն գ. Քաւութիւն, հաշտութիւն:

Propitiátor փրօփիշիէ՛յթըր գ. Քաւիչ, հաշտարար:

Propítiatory փրօփի՛շիէթըրի ած. Քաւութեան, քաւչական, հաշտութեան:

Propítious փրօփի՛շըս ած. Քաւիչ, բարերար, հաշտ, համբոյր, յաջողակ, քաղցրահայեաց. բարեշունչ, բարեխառն:

Propítiously փրօփի՛շըսլի մ. Հաշտութեամբ, քաղցրութեամբ:

Propítiousness փրօփի՛շըսնէս գ. Քաղցրութիւն, բարերարութիւն, նպաստաւորութիւն, բարեխառնութիւն:

Proplásm փրօփլէ՛զմ գ. Ձեւ, կաղապար:

Proplástice փրօփլէ՛սթիս գ. Արուեստ յօրինելոյ զձեւ կամ զկաղապար:

Propónent փրօփօ՛նէնթ գ. Որ առաջի առնէ, առարկու:

Propórtion փրօփօ՛րշըն գ. Համեմատութիւն. չափ. դաշնակաւորութիւն, ներդաշնակութիւն. չափակցութիւն, պատշաճութիւն, յարմարութիւն. տեսիլ, կերպարան, ձեւ:

To Propórtion, բ, ն. Համեմատել, բաղդատել, հաւասարել. համեմատ գործել, պահել զհամեմատութիւն, չափակցել, պատշաճել:

Propórtionable փրօփօ՛րշընէպլ ած. Համեմատական, համեմատ, ըստ չափու:

Propórtionably փրօփօ՛րշընէպլի մ. Համեմատաբար, համեմատութբ, ըստ համեմատութեան, ըստ չափու:

Propórtional փրօփօ՛րշընէլ ած. Համեմատ, համեմատական, պատշաճ, յարմար:

Proportionálity փրօփօրշընէ՛լիթի գ. Համեմատութիւն, համեմատականութիւն:

Propórtionally փրօփօ՛րշընէլլի մ. Համեմատաբար, ըստ համեմատութեան, ըստ չափու:

Propórtionate փրօփօ՛րշընէյթ ած. Համեմատ, պատշաճ:

To Propórtionate, բ, ն. Համեմատել, համեմատ գործել, պատշաճել:

Propórtionateness փրօփօ՛րշընէթնէս գ. Համեմատութիւն, համեմատականութի:

Proposal փրօփօ՛զէլ գ. Առաջարկութի, խնդիր. առաջադրութիւն, գիտաւորութիւն, միտք, խորհուրդք:

To Propóse փրօփօ՛զ բ, ն. Առաջի դնել, առաջի առնել կամ արկանել. դիտել, դնել կամ հաստատել 'ի մտի:

To Propóse, բ, չ. Առաջարկել, առաջի դնել, խորհիլ:

Propóser փրօփօ՛զըր գ. Առաջադրող, առաջադիր:

Proposítion փրօփօզի՛շըն գ. Նախադասութիւն (հաւաքաբանութեան). առաջարկութիւն, խնդիր. առաջադրութիւն, դիտաւորութիւն, միտք:

Proposítional փրօփօզի՛շընէլ ած. Նախադասութեան կամ առաջարկութեան:

To Propóund փրօփա՛ունտ բ, ն. Առաջի

անել, գնել կամ արկանել. ընծայել, մատուցանել, ցուցանել:

Propóunder ֆրօփա՛ունտըր գ. Որ առաջի անէ կամ մատուցանէ, առաջադիր:

Propríetary ֆրօփրա՛յըթէրի գ. Տէր իրիք, ստացող:

Propríetary, ած. Տեառն, ստացեալ, սեպհական: [ցող:

Propríetor ֆրօփրա՛յըթըր գ. Տէր, ստա-

Propríetress ֆրօփրա՛յըթրէս գ. Կին տէր կամ ստացող:

Propríety ֆրօփրա՛յըթի գ. Տէրութիւն, յատկութիւն, սեպհականութիւն. ճշդութիւն, ուղղութիւն:

To Propúgn ֆրօփի՛ուն բ, ն. Պաշտպանել, պաշտպարել, դիմամարտել:

Propugnátion ֆրօփըգնէ՛շըն գ. Պաշտպանութիւն, պաշտպարութիւն:

Propúgner ֆրօփի՛ունըր գ. Պաշտպան, ջատագով, օգնական, պաշտպանողական:

Propúlsion ֆրօփըլ՛շըն գ. Ի բաց մերժումն, հերքումն, վանումն:

Prore ֆրօր գ. Գլուխ կամ առաջակողմն նաւին:

Prorogátion ֆրօրօկէ՛շըն գ. Յապաղումն, յերկարութիւն. ընդհատութիւն:

To Prorógue ֆրօրօ՛կ բ, ն. Յապաղել, յերկարել, յամեցուցանել, ընդհատել առժամանակ մի:

Prorúption ֆրօրը՛փշըն գ. Ուժգին կամ բուռն յարձակումն:

Prosáic ֆրօզէ՛յիք ած. Արձակ բան, որ ոչ է ոտանաւոր կամ չափեալ:

To Proscríbe ֆրօսքրա՛յպ բ, ն. Տարագրել, աքսորել, հերքել, մերժել, հեռի անել. արգելուլ, խափանել:

Proscríber ֆրօսքրա՛յպըր գ. Տարագրող, աքսորիչ, դատապարտող, հերքող:

Proscríption ֆրօսքրի՛փշըն գ. Տարագրութիւն, աքսոր, դատապարտութիւն:

Prose ֆրօզ. Տես Prosáic.

To Prósecute ֆրօ՛սիքիութ բ, ն. Հետամուտ լինել, յառաջ վարել, հանապազորդել. գնել, քննել, 'ի խնդիր լինել. ատել կամ կարգել զբանս, կարգաւ կամ մի ըստ միոջէ պատմել. դատ վարել, պահանջել:

Prosecútion ֆրօսիքիու՛շըն գ. Զհետ պնդումն, հետամտութիւն. դատ, խնդիր, պահանջումն. յառաջ անելն, շարունակութիւն:

Prósecutor ֆրօ՛սիքիութըր գ. Հետամուտ, 'ի խնդիր. պահանջող, դատախազ:

Próselyte ֆրօ՛սիլայթ գ. Եկամուտ, մատլատանի, նորահաւատ:

To Próselyte, բ, ն. Ածնել եկամուտ մի, դարձուցանել 'ի հաւատս:

Prosemination ֆրօսեմինէ՛շըն գ. Սերմանումն, ածումն:

Prosódian ֆրօսօ՛տիըն գ. Հմուտ կանոնաց առոգանութեան:

Prósody ֆրօ՛սօտի գ. Առոգանութիւն, կանոն արտասանութեան ասող և երկար վանկից:

Prosopopoéia ֆրօսօփօփի՛յէ գ. Դիմառնութիւն (ըստ ճարտասանից):

Próspect ֆրօ՛սփէքթ գ. Հայեցուած, երևոյթ, տեսիլ. տեսարան. հանդիպահայեաց նկար. տեսութի. նպատակ, ակնկալ. զգուշութիւն:

To Prospéct ֆրօսփէ՛քթ բ, ն. Հայիլ, դիտել ('ի հանդիպոյ):

Prospéctive ֆրօսփէ՛քթիվ ած. Հանդիպահայեաց. զգուշաւոր, նախահայեաց:

To Prósper ֆրօ՛սփըր բ, ն. Յաջողել, ուղղել:

To Prósper, բ, չ. Յաջողիլ, լինել բարեբաստիկ կամ բարեյաջող, երջանկանալ. աճել, բարգաւաճել, ևս քան զևս յառաջադէմ լինել:

Prospérity ֆրօսփէ՛րիթի գ. Յաջողուած, յաջողութիւն, բարեբաղդութիւն:

Prósperous ֆրօ՛սփըրըս ած. Յաջող, յաջողակ, բարեբաղդիկ, բարեբաստ, երջանիկ:

Prósperously ֆրօ՛սփըրըսլի մ. Յաջողութեամբ, յաջողակս, քաջիկ, բարեաւ:

Prósperousness ֆրօ՛սփըրըսնէս գ. Յաջողութիւն, բարեբաստութիւն:

Prospícience ֆրօսփի՛շիէնս գ. Յառաջատեսութիւն, նախահայեաց տեսչութիւն:

Prosternátion ֆրօսթէրնէ՛շըն գ. Արտաքեկութիւն, լքումն, երկիւղ: [նիկ:

Próstitute ֆրօ՛սթիթիութ գ. Բոզ, պոռ-

Próstitute, ած. Տուեալ զանձն 'ի պոռնըկութիւն, անառակ:

To Próstitute, բ, ն. Տալ 'ի պոռնկութիւն. նկուն անել, նուաստացուցանել, մատնել, ապականել:

Prostitútion ֆրօսթիթիու՛շըն գ. Բոզութիւն, պոռնկութիւն, անառակութիւն:

Prostráte ֆրօսթրէ՛յթ ած. Անկեալ, կործանեալ, տապալեալ. անկեալ յերկիր, գետնատարած. խոնարհեալ, 'ի գուճս անկեալ:

To Prostráte, բ, ն. Յերկիր կործանել, տապալել, զգետնել: – one's self, անկանիլ 'ի գետին կամ 'ի ծունկս, գետնատարած լինել:

Prostrátion ֆրօսթրէ՛շըն գ. Գետնատարածութիւն, երկրպագութիւն. պարտասութիւն, լքումն, անկումն:

Protásis ֆրօթէ՛սիս գ. Առաջարկութիւն, նախադասութիւն. առաջարկութիւն նիւթոյ նախնի կատակերգութեանց:

To Protéct փրօթէ́քթ բ, ն. Պաշտպանել, պահել, վերակացու՝ օգնական՝ այցելու՝ հովանի՝ ձեռնկալու կամ պաշտպան լինել, լինել 'ի թիկունս, պատսպարել։

Protéction փրօթէ́քշըն գ. Պաշտպանութիւն, հովանի, թիկունք, պահպանութիւն, վերակացութիւն։

Protéctive փրօթէ́քթիվ ած. Պաշտպանողական, պաշտպան։

Protéctor փրօթէ́քթըր գ. Պաշտպան, պահապան, թիկունք, հովանի, օգնական։

Protéctress փրօթէ́քթրէս գ. Կին պաշտպան կամ օգնական։

To Proténd փրօթէ́նտ բ, ն. Ձգտել, երկայնել, տարածել։

Protérvity փրօթէ́րվիթի գ. Վխտութիւն, անսաստութիւն, յամառութիւն, յանդգնութիւն, ժպրհութիւն։

Prótest փրօ́թէսթ գ. Յայտարարութիւն, ծանուցումն հրապարակաւ, բողոք։

To Protést բ, չ. Դնել վկայութիւն, դաւանել, բողոքել, ծանուցանել հրապարակաւ, երդնուլ։

To Protést, բ, ն. Յայտ առնել, ծանուցանել, ցուցանել. վկայ կոչել, բողոքել։

Prótestant փրօ́թէսթէնթ գ. Դաւանող, որ դնէ վկայութիւն, բողոքարկու (նորաւանդք լուտերականք և կալվինականք)։

Protestátion փրօթէսթէ́շըն գ. Յայտարարութիւն, հրապարակութիւն, բողոք, խոստումն, երդումն, վկայութիւն։

Protéster փրօթէ́սթըր գ. Որ յայտ առնէ հրապարակաւ, որ վկայութիւն դնէ, բողոքիչ։

Prothonótariship փրօթհօնօ́թէրիշիփ գ. Դպրապետութիւն։

Prothónotary փրօթհօ́նօթէրի գ. Դպրապետ, գլուխ նոտարաց։

Prótocol փրօ́թօքօլ գ. Արձանագիր, արձանագրութիւն, մատեան նոտարաց։

Protomártyr փրօթօմա́րթըր գ. Նախավկայ, նախամարտիրոս։

Prótoplast փրօ́թօփլէսթ գ. Նախաստեղծ։

Prótotype փրօ́թօթայփ գ. Նախատիպ, սկզբնատիպ, նախագաղափար, առաջին օրինակ։

Protráct փրօթրէ́քթ գ. Ձգումն, յերկարումն, յերկարաձգութիւն, յապաղումն։

To Protráct, բ, ն. Յերկարել, յերկարաձգել, յապաղել, ձգել։

Protrácter փրօթրէ́քթըր գ. Որ յապաղէ կամ յերկարաձգէ. ձգիչ (գործի ինչ ուսումնական)։

Protráction փրօթրէ́քշըն գ. Ձգումն, յերկարումն, յերկարաձգութիւն։

Protráctive փրօթրէ́քթիվ ած. Յերկարիչ, յամեցուցիչ։

Protréptical փրօթրէ́փթիքէլ ած. Յորդորական, խրատական։

To Protrúde փրօթրու́տ բ, ն. Յառաջ մղել կամ վարել։

To Protrúde, բ, չ. Միջամուխ լինել, վարիլ, մտանել։

Protrúsion փրօթրու́ժըն գ. Մխումն, վարումն, մուտք։

Protúberance փրօթիու́պէրէնս գ. Ուռոյց, ելունդն, այտուց։

Protúberant փրօթիու́պէրէնթ ած. Ուռուցեալ, ցցուեալ, գնդակակերպ։

To Protúberate փրօթիու́պէրէյթ բ, չ. Ուռնուլ, ցցուիլ, գնտանալ։

Proud փրա́ուտ ած. Հպարտ, գոռոզ, բարձրամիտ. յանձնապաստան, խրոխտ, անափառ. վեհ. աշխարհանոց. հոյակապ, շքեղ, պանծալի, ազնիւ, վայելուչ, մեծածախ. բորբոքեալ ցանկութեամբ։

Próudly փրա́ուտլի մ. Հպարտութեամբ, գոռոզաբար. շքեղաբար, պերճութեամբ։

To Prove փրուվ բ, ն. Հաստատել փաստիւք, ցուցանել, ստուգել, վկայել. փորձել, չափ առնուլ։

To Prove, բ, չ. Փորձել. պատահել, հանդիպել. յաջողիլ, արդարանալ, ստուգիլ, հաւատալ։

Próveable փրու́վէպլ ած. Զոր մարթ է ցուցանել կամ փորձել։

Provéditor, Provedóre փրօվէ́տիթօր, փրօվիտօ́ր գ. Հանդերձապետ, համբարապետ, խնամածու։

Próvender փրօ́վէնտըր գ. Ճարակ, կերակուր կամ համբար անասնոց։

Próverb փրօ́վէրպ գ. Առակ, առած, ասացուած. նախատինք։

To Próverb, բ, ն. Առակաբանել, յիշել յառակս. անցանել յառակս։

Provérbial փրօվէ́րպիէլ ած. Առակաւոր, առակաբանական։

Provérbially փրօվէ́րպիէլլի մ. Առակաւ, առակօք։

To Províde փրօվա́յտ բ, ն. Հոգալ, խնամել, հայել, դիտել, դարման մատուցանել. հայթայթել, պատրաստել, մատակարարել. հոգալ կամ պատրաստել յառաջագոյն, կազմել. ունել։ – against, ընդդէմ ունել, զգուշանալ։ – for, զգուշանալ, խնամ տանել, յառաջատես լինել։ Provided that, եթէ, միայն թէ, բայց միայն։

Próvidence փրօ́վիտէնս գ. Նախատեսութիւն. նախախնամութիւն, տեսչութիւն աստուածային. հոգ, խնամ, տնտեսութիւն, զգուշութիւն։

Próvident փրօ́վիտէնթ ած. Նախատես, յառաջատես, զգուշաւոր, խոհական։

Providéntial ֆրօվիտէ՛նշըլ ած. Նախախնամական, աստուածային տեսչութեան:

Providéntially ֆրօվիտէ՛նշըլլի մ. Նախախնամութեք, աստուածային տեսչութ:

Próvidently ֆրօ՛վիտէնթլի մ. Նախատեսութեամբ, հոգողութեամբ, խնամով, զգուշութեամբ:

Províder ֆրօվա՛յտըր գ. Նախախնամող, խնամածու:

Próvince ֆրօ՛վինս գ. Գաւառ. նահանգ, երկիր, սահման. իշխանութիւն, պաշտօն, գործ:

Províncial ֆրօվի՛նշըլ գ. Գաւառապետ (միաբանից):

Províncial, ած. Գաւառական, գաւառային, գաւառաբնակ. բիրտ, գեղջուկ, անհարթ, անպաճոյճ:

To Provínciate ֆրօվի՛նշիէյթ բ, ն. Գաւառացուցանել:

To Províne ֆրօվա՛յն բ, չ. Տաշտաթաղ առնել զորթս:

Provísion ֆրօվի՛ժըն գ. Հանդերձանք, պատրաստութիւն. համբարք, պաշար, պարէն, կերակուր, ռոճիկ. նախատեսութիւն, զգուշութիւն, հոգ, խնամ:

Provísional ֆրօվի՛ժընըլ ած. Առժամայն, առժամանակեայ, անհաստատ:

Provísionally ֆրօվի՛ժընըլլի մ. Առժամայն, առ ժամս, առ ժամանակ մի:

Províso ֆրօվա՛յզօ գ. Թէութիւն, դաշն, պայման, զգուշութիւն:

Provocátion ֆրօվօքէ՛յշըն գ. Գրգիռ, գրգռումն. կոչումն 'ի դատ, բողոք:

Provócative ֆրօվօ՛քէթիվ գ. Գրգռիչ, զարթուցիչ, ախորժաշարժ:

Provócativeness ֆրօվօ՛քէթիվնէս գ. Լինելն գրգռիչ կամ շարժիչ:

To Provóke ֆրօվօ՛ք բ, ն. Գրգռել, շարժել, դրդել, զայրացուցանել. յորդորել, հրաւիրել, ձայն տալ. ձգել, հրապուրել. առթել, պատճառել:

To Provóke, բ, չ. Կոչել 'ի դատ, բողոքել. գրգռել, զայրացուցանել:

Provóker ֆրօվօ՛քըր գ. Գրգռիչ, զայրացուցիչ. առիթ, պատճառ, շարժիչ, դրդիչ:

Provókingly ֆրօվօ՛քինկլի մ. Գրգռմամբ, զայրացմամբ, բրգելով 'ի բարկութիւն:

Próvost ֆրօ՛վըսթ գ. Յառաջադաս, գլուխ, առաջնորդ:

Próvostship ֆրօ՛վըսթշիփ գ. Յառաջադասութիւն, առաջնորդութիւն, վերակացութիւն: [նաւին:

Prow ֆրա՛ու գ. Գլուխ կամ առաջակողմն

Prow, ած. Քաջ, արիասիրտ, հզօր:

Prówess ֆրօ՛էս գ. Քաջութիւն, արիութիւն, քաջասրտութիւն:

To Prowl ֆրա՛ուլ բ, ն. Շրջիլ, յածիլ, խնդրել, որսել:

To Prowl, բ, չ. Շրջիլ յորս, որսալ, յափշտակել, գողանալ:

Prówler ֆրա՛ուլըր գ. Որ շրջի յորս, գող, յափշտակող:

Próximate ֆրօ՛քսիմէթ ած. Մերձաւոր, անմիջակ:

Próximately ֆրօ՛քսիմէթլի մ. Մերձաւորագոյն, անմիջաբար:

Próxime ֆրօ՛քսիմ ած. Մերձաւոր, անմիջակ, առընթեր:

Proxímity ֆրօքսի՛միթի գ. Մերձաւորութիւն, հպաւորութիւն. ազգականութիւն:

Próxy ֆրօ՛քսի գ. Գործակալութիւն, փոխանորդութիւն. գործակալ, փոխանորդ կարգեալ:

Pruce ֆրուս գ. Կաշի Բրուսիոյ:

Prude ֆրուտ գ. Զգօն և պարկեշտ կերպարանող (կին):

Prúdence ֆրու՛տէնս գ. Խոհեմութիւն, խոհականութիւն, զգօնութիւն:

Prúdent ֆրու՛տէնթ ած. Խոհեմ, խոհական, զգօն, հանճարեղ:

Prudéntial ֆրուտէ՛նշըլ ած. Խոհական, խոհեմական, իմաստական:

Prudéntially ֆրուտէ՛նշըլլի մ. Խոհականութեամբ, զգօնութեամբ:

Prudéntials ֆրուտէ՛նշըլզ գ. Սկզբունք իմաստութեան, հանճար, խոհեմութիւն, զգօնութիւն:

Prúdently ֆրու՛տէնթլի մ. Խոհեմաբար, իմաստնապէս, զգուշութեամբ, ուղիղ:

Prúdery ֆրու՛տըրի գ. Պաճուճեալ զգուշութիւն կամ պարկեշտութիւն (կանանց):

Prúdish ֆրու՛տիշ ած. Արուեստակեալ, կեղծաւոր:

Prune ֆրուն գ. Շլոր չորացեալ:

To Prune, բ, ն. Սրբել զծառս, քլթել զանպիտան ոստս, յատանել, յօտել. 'ի բաց հատանել, կտրել, յապաւել:

To Prune, բ, չ. Պճնիլ, զարդարիլ:

Prúnel ֆրու՛նէլ գ. Բոյս ինչ:

Prunéllo ֆրունէ՛լլօ գ. Կերպաս կամ գփսի ինչ. շոր վայրենի, դամոն:

Prúner ֆրու՛նըր գ. Որ սրբէ կամ յատանէ զծառս:

Pruníferous ֆրունի՛ֆէրըս ած. Շլորաբեր:

Prúning-hook, Prúning-knife ֆրու՛նինկ-հուք, ֆրու՛նինկ-նայֆ գ. Յօտոց:

Prúrience, Prúriency ֆրու՛րիէնս, ֆրու՛րիէնսի գ. Մարմաջ, ցանկութիւն:

Prúrient, Pruríginous ֆրու՛րիէնթ, ֆրուրի՛ճինըս ած. Մարմաջեցուցիչ:

To Pry ֆրայ բ, չ. Հետազօտել, զննել, հայիլ, քննել:

Psalm սամ գ. Սաղմոս, օրհնութիւն:

Psálmist սա՛լմիսթ գ. Սաղմոսասաց, սաղմոսերգու:

Psálmody սա՛լմօտի գ. Սաղմոսերգութի՛ւն:

Psalmógraphy սէլմօ՛կրէֆի գ. Գրութիւն սաղմոսաց:

Psálter սօ՛լթըր գ. Սաղմոսարան, սաղմոսք, երգք սաղմոսաց:

Psáltery սօ՛լթըրի գ. Սաղմոսարան, նուագարան: [գախ:

Pseúdo սիու-տօ գ. Սուտ, կեղծ, խար-

Pseúdography սիու-տօ՛կրէֆի գ. Սուտ կամ անհարազատ գրութիւն:

Pseúdology սիու-տօ՛լըճի գ. Ստաբանութիւն, սուտ կամ մնոտի բանք:

Pshaw! ձ. ձյ. Օ՛հ, վա՛յ, 'ի բաց տար:

Ptísan թի՛զըն գ. Գարեջուր (բժշկական):

Pty'alism թա՛յըլիզմ գ. Բաղմաթքութի՛ւն, յաճախութիւն թքոյ և լորձանց:

Pty'smagogue թի՛զմէկօկ գ. Դեղ փարատիչ թքոյ և լորձանց:

Púberty փիու-պըրթի գ. Արբունք տիոց, արութիւն կամ մանկութիւն հասակի:

Pubéscence փիու-պէ՛սսէնս գ. Արբունք:

Pubéscent փիու-պէ՛սսէնթ ած. Զափահաս, հասեալ յարբունս:

Públic փը՛պլիք ած. Հասարակ, հասարակաց, ամենեցուն. յայտնի, ծանուցեալ, հրատարակեալ. խնամոտ, հասարակասէր. հրապարակական:

Públic, գ. Հասարակ ժողովուրդ, հասարակութիւն, բազմութիւն. հրապարակ: In –, հրապարակաւ, լու'ի լու ամենեցուն:

Públican փը՛պլիքէն գ. Մաքսաւոր. պանդոկապետ:

Publicátion փըպլիքէ՛շըն գ. Հրատարակումն, հրատարակութիւն. տպագրութի՛ւն մատենի:

Públicly փը՛պլիքլի մ. Յանուն հասարակաց, յայտնութեամբ. հրապարակաւ, յայտնապէս, համարձակ:

Públicness փը՛պլիքնէս գ. Լինելն հասարակաց, հասարակութիւն. հրատարակութիւն, յայտնութիւն:

Públicspirited փը՛պլիքսփիրիթէտ ած. Հասարակասէր, խնամոտ:

To Públish փը՛պլիշ բ. ն. Հրատարակել, հրապարակել, ծանուցանել, քարոզ կարդալ, հռչակել, պատմել. 'ի լոյս ընծայել տպագրութեամբ:

Públisher փը՛պլիշըր գ. Հրատարակիչ, հրապարակիչ, յայտնիչ, պատմող. որ տպագրութեամբ 'ի լոյս ընծայէ զգիրս:

Púcelage փիու-սէլէճ գ. Կուսութիւն:

Puck փըք գ. Ոգի, այս: – -ball, – -fist, սունկն ինչ:

To Púcker փը՛քըր բ. ն. Կծկել, գալարել, խորշոմել, կնճռել, ամփոփել:

Púdder փը՛տտըր. Տես Pother.

Púdding փու-տտին գ. Կերակուր ('ի հացէ, յուղղոյ և 'ի չամչէ). երշիկ խոզենի. խճուղ խոզենի: Black –, hog's –, երշիկ խոզենի 'ի ճարպոյ և յարենէ: Rice –, հասարակ 'ի բրնձոյ: – pie, կարկանդակ մսալից: – time, ժամ կերակրոյ կամ ճաշու:

Púddle փը՛տտըլ գ. Սիկ, գայս, ցեխ, տիղմ:

To Púddle, բ, ն. Տղմաշաղախ առնել, աղտեղել, պղտորել:

Púddly փը՛տլի ած. Տղմուտ, աղտեղեալ, տղմալից, սկախտան:

Púdency փիու-տէնսի գ. Ամօթ, պատկառանք, ամօթխածութիւն:

Pudénda փիու-տէ՛նտա գ. Ամօթոյք:

Pudícity փիու-տի՛սիթի գ. Պարկեշտութի՛ւն, զգաստութիւն, համեստութիւն, սրբութիւն, ողջախոհութիւն:

Pueféllow փիու-ֆէ՛լլօ գ. Ընկեր, ընկերակից, հաղորդ, կցորդ:

Púerile փիու-էրիլ ած. Մանկական, տղայական:

Puerílity փիու-էրի՛լիթի գ. Մանկաբարոյութիւն, տղայամտութիւն, խաղ կամ խաղալիկ մանկանց:

Púet փիու-էթ գ. Յոպոպ:

Puff փըֆ գ. Փչումն, շնչումն, շունչ. հնչումն, հնչիւն. փամփուշտ փուշելից. թեթև կամ ունայնամտ ինչ: – paste, հասարակ բազմաթերթ և ուռուցեալ:

To Puff, բ, ն. Ուռուցանել, այտուցանել, ամբառնալ. փքացուցանել, հպարտացուցանել. ցրուել, հոսել, վանել, մերժել, հալածել. անգոսնել, արհամարհել, առ ոչինչ գրել:

To Puff, բ, չ. Փչել, շնչել. ուռնուլ, այտնուլ. ծաղր առնել, անգոսնել, առ ոչինչ գրել. պանծալ, փքանալ, հպարտանալ. հեւալ. մերժիլ, հալածիլ, հոսիլ:

Púffer փը՛ֆֆըր գ. Որ ուռուցանէ կամ փքացուցանէ. մեծաբան, խրոխտ:

Púffin փը՛ֆֆին գ. Հողամալ. ձուկն ինչ. փամփուշտ ինչ:

Púffinapple փը՛ֆֆինէփփըլ գ. Աղք ինչ խնձորոյ:

Púffingly փը՛ֆֆինկլի մ. Ուռուցմամբ, փքացմամբ, խրոխտաբար. հեւալով:

Púffy փը՛ֆֆի ած. Ուռուցեալ, փքացեալ, մեծաբան, փքալից:

Pug փըկ գ. Կապիկ փոքրիկ. շնիկ. սիրելի ինչ, աղնիւ, սիրուն:

Púggered փը՛կըրտ ած. Կնճռեալ, դիզացեալ, պատատեալ:

Pugh! ֆըու. մջ. Օ՛չ, վա՛շ:

Púgil ֆիու՛ճիլ գ. Որչափ հնար է առնուլ ծայրիւ երեցունց մատանց, պանեղամեք չափ:

Pugnácious ֆըկնէ՛շըս ած. Պատերազմասէր, կռուող:

Pugnácity ֆըկնէ՛սիթի գ. Հակառակասիրութիւն, կռուարարութիւն:

Púisne ֆիու՛նի ած. Կրսեր, վերջին. ստորին, երկրորդ. փոքր, նուաստ, չնչին. փանաքի:

Puíssance ֆիու՛իսսէնս գ. Կարողութիւն, կար, զօրութիւն, ոյժ:

Puíssant ֆիու՛իսսէնթ ած. Կարող, զօրաւոր, քաջ, ուժգին, զօրեղ:

Puíssantly ֆիու՛իսսէնթլի մ. Կարողապէս, ուժգին, սաստկապէս, կարի հզօրագոյնս:

Puke ֆիուք գ. Փսխումն. փսխեցուցիչ կամ ործացուցիչ դեղ:

To Puke, բ, չ. Փսխել:

Púker ֆիու՛քըր գ. Դեղ փսխեցուցիչ:

Púlcritude ֆըլ՛քրիթիուտ գ. Գեղեցկութիւն, գեղ, վայելչութիւն:

To Pule ֆիուլ բ, չ. Ճռուողել. գանգատել, քրթմնջել. ճչել, աղաղակել, ձայն արձակել:

Pull ֆուլ գ. Քարշումն, ձգումն. կորզումն, ցնցումն, հարուած. կագ, կռիւ:

To Pull, բ, ն. Ձգել, քարշել. հանել, կորզել. խլել, փետել, կթել, քաղել, հաւաքել. ձգել առ ինքն, ընդունել. յետս ընկրկել. հանել, մերկացուցանել, թափել. կեղեքել, պատառել, մանրել, խորտակել: – down, ընկենուլ յերկիր, գզեանել, տապալել, կործանել. ընկճել, խոնարհեցուցանել, իջուցանել: – up, խլել, կորզել, արմատաքի կամ բնաջինջ առնել:

Púller ֆու՛լլըր գ. Խլիչ, կործանիչ:

Púllen ֆու՛լլին գ. Հաւք, պարարակք:

Púllet ֆու՛լլիթ գ. Վառեակ, հաւձագ, հաւիկ:

Púlley ֆու՛լլի գ. Ճախարակ:

To Púllulate ֆը՛լլիու-լէյթ բ, չ. Բողբոջել, ընձիւղել, շառաւիղել, բուսանիլ:

Púlmonary ֆը՛լմօնէրի գ. (Մեղրուկ) խոտ ինչ օգտակար թոքոց:

Púlmonary, Pulmónic –, ֆըլմօ՛նիք ած. Թոքային, թոքոց:

Pulp ֆըլփ գ. Թամբ, միս. միս պտղոց:

Púlpit ֆու՛լփիթ գ. Բեմբ. ամբիոն:

Púlpous ֆը՛լփըս ած. Մսուտ, մսալից, թամբալից, պարարտ, կակուղ:

Púlpousness ֆը՛լփըսնէս գ. Կակղութիւն, պարարտութիւն: [բալից, կակուղ:

Púlpy ֆը՛լփի ած. Մսուտ, մսալից, թամ

Pulsátion ֆըլսէ՛շըն գ. Բաղխիւն, բաբախիւն; զարկ շնչերակաց: [կանող:

Pulsátor ֆըլսէ՛թըր գ. Զարկանող, հար-

Pulse ֆըլս գ. Զարկ շնչերակի. շնչերակ. զարկ բաղխի. բաղխիւն, բաբախիւն, զարկ, ճօճումն, ճօճանք. ունդք, ընդեղէնք: To feel one's –, զննել զերակ ուրուք. զննել կամ փորձել զոք:

To Pulse, բ, չ. Բաղխել, բաբախել:

Púlsion ֆը՛լշըն գ. Մղումն, շարժումն, վանումն:

Púlverable ֆը՛լվէրէպլ ած. Զոր մարթ է վերածել կամ դարձուցանել 'ի փոշի:

Pulverizátion ֆըլվէրիզէ՛շըն գ. Ցնդումն կամ փոխարկումն 'ի փոշի:

To Púlverize ֆը՛լվէրայզ բ, ն. Դարձուցանել 'ի փոշի, մղեղել, լուծանել 'ի փոշի:

Pulvérulence ֆըլվէ՛րիու-լէնս գ. Փոշոտութիւն:

Púlvil ֆը՛լվիլ գ. Անուշահոտ փոշի կամ ծխանելիք:

To Púlvil, բ, ն. Լնուլ բուրմամբք անուշից, ցանել 'ի վերայ փոշի անուշահոտ, ծխել, բուրել:

Púmice ֆը՛միս գ. Սունկ (քար):

Púmmel ֆը՛մմըլ. Տես Pommel.

Pump ֆըմփ գ. Ջրհան. ազանելիք ռտից, օդ, հողաթափ:

To Pump, բ, չ. Հանել ջուր ջրհանաւ:

To Pump, բ, ն. Հանել, դատարկել. զննել, քննել, որսալ ի բերանոյ:

Púmper ֆը՛մփըր գ. Որ հանէ ջրհանաւ, ջրհան:

Púmpion, Púmpkin ֆը՛մփիըն, ֆը՛մփքին գ. Ազգ դդմոյ. դդմենի:

Pun ֆըն գ. Համանունութիւն, երկդիմութիւն կամ կատակ բանից:

To Pun, բ, չ. Ի կիր առնուլ զերկդիմի կամ զհամանուն բանս, պատրել համանուն բանիւք:

Punch ֆընչ գ. Հերիւն, սլաք, սրածայր երկաթ. ընդելի ('ի ցքոյ, 'ի շաքարէ և 'ի հիւթոյ լեմոնի). ազգ ինչ կատակերգակ դերասանից. թզուկ:

To Punch, բ, ն. Ծակել (սլաքաւ կամ խայթոցաւ):

Púncheon ֆը՛նշըն գ. Կնիք, կնքոց, դրոշմահար գործի (դահեկանաց). տակառ կամ չափ ինչ հեղանիւթոյ:

Púncher ֆը՛նչըր գ. Գործի ծակելոյ կամ դրոշմելոյ:

Punctílio ֆընքթի՛լիօ գ. Անտափ նրբութիւն, խմասաակութիւն, պատուասիրութիւն:

Punctílious ֆընքթի՛լիըս ած. Անտախասէր, խմասատակ, պատուասէր, պատուախնդիր:

Punctíliousness փընքթի՛լիըսնէս գ. Մնոտի նրբութիւն, պատուասիրութիւն։

Púncto փը՛նքթօ գ. Ճշդութիւն, մանրամասն պարագայ. պատուասիրութիւն։

Púnctual փը՛նքչիուէլ ած. Միոյ կիտի, որ է իբրև գլխ կէտ. փոյթ, փութաջան, ճիշդ, անվրէպ, դիպուշաւոր։

Punctuálity փընքչիուէ՛լիթի գ. Փոյթ մեծ, ճշդութիւն, դիպուշաւորութիւն։

Púnctually փը՛նքչիուէլլի մ. Փութով, դիպուշեաւ, ճշդիւ, անվրէպ։

Púnctualness փը՛նքչիուէլնէս գ. Ճշդութիւն, դիպուշութիւն։

Punctuátion փընքչիուէ՛շըն գ. Կէտադրութիւն, կէտ։

To Púnctulate փը՛նքչիուլէյթ բ, ն. Կէտադրել, կէտանիշ կամ պխաակ պխաակ յօրինել։

Púncture փը՛նքչիուր գ. Հարուած սայրի, խայթուած, խոցուած։

Púndle փը՛նտըլ գ. Կին կարճահասակ և յոյր։

Púngar փը՛նկէր գ. Ձուկն ինչ կամ խեչափառ։

Púngency փը՛նճէնսի գ. Խայթուած, հարուած. կծուութիւն. աղդուութի, սաստկութիւն. կծողականութիւն։

Púngent փը՛նճէնթ ած. Խայթիչ, խոցոտիչ. կծու, բարկ. սուր, սայրասուր, հատու, ուժգին. խոցոտիչ, խածատիչ, կծողական, գկծեցուցիչ։

Púnice փի՛ունիս գ. Մլուկն։

Púniness փի՛ունինէս գ. Փոքրկութիւն, կրսերութիւն, նուաստութիւն։

To Púnish փը՛նիշ բ, ն. Պատժել, պատուհասել, խրատել. վրէժխնդիր լինել։

Púnishable փը՛նիշէպըլ ած. Պատժելի, պատժապարտ։

Púnishableness փը՛նիշէպըլնէս գ. Պատժապարտութիւն։

Púnisher փը՛նիշըր գ. Պատժող, խրատիչ։

Púnishment, Punítion փը՛նիշմէնթ, փիունի՛շըն գ. Պատիժ, պատուհաս, տանջանք, վրէժխնդրութիւն։

Púnitive փի՛ունիթիվ ած. Պատժական, պատժողական, վրէժխնդրութեան։

Púnitory փի՛ունիթըրի ած. Պատժական, պատժողական։

Punk փընք գ. Բող, պոռնիկ։

Púnster փը՛նսթըր գ. Իմաստակ, ծաղրածու երկդիմի բանիւք։

To Punt փընթ բ, չ. Խաղալ թղթով։

Púny փի՛ունի ած. Կրսեր, փոքրիկ. նուաստ, փանաքի, տկար։

Púny, գ. Հեք կամ անպիտան ոք։

To Pup փըփ բ, չ. Ծնկնել շան։

Púpil փի՛ուփիլ գ. Բիբ աչաց. որբ. սան, աշակերտ։

Púpilage փի՛ուփիլէյճ գ. Աշակերտութիւն. կրսերութիւն հասակի որբոց։

Púpilary փի՛ուփիլէրի ած. Որբոց։

Púppet փը՛փփէթ գ. Պաճուճապատանք խաղալկաց. (է և բառ նախատանաց)։

Púppetman փը՛փփէթմէն գ. Դերասան կիմ խաղարկու 'ի ձեռն պաճուճապատանաց։

Púppetshow փը՛փփէթշօ գ. Դերասանութիւն կամ խաղարկութիւն 'ի ձեռն պաճուճապատանաց։

Púppy փը՛փփի գ. Ծնունդ կամ կորիւն շան. անուն նախատանաց։

To Púppy, բ, չ. Ծնկնել շան։

Purblínd փըրպլա՛յնտ ած. Կարճատես, վատատես։

Purblíndness փըրպլա՛յնտնէս գ. Կարճատեսութիւն, վատատեսութիւն։

Púrchasable փը՛րչէսէպըլ ած. Սատանալի, գնելի, հայթայթելի։

Púrchase փը՛րչէս գ. Գին. ստացումն, ստացուած. որս, յափշտակութի, աւար։

To Púrchase, բ, ն. Ստանալ, գնել. ունել. փրկել, փրկանաւորել, քաւել, զերծուցանել։

Púrchaser փը՛րչէսըր գ. Գնող, ստացող։

Pure փիուր ած. Մաքուր, ջինջ, յստակ, ականակիտ. սուրբ, անարատ, ամբիծ. զուտ, պարզ, անխառն, անապակ, հարազատ. աննենգ, անխարդախ. անմեղ, անպարտ. զերծ, ազատ. լոկ, սոսկ։

Púrely փի՛ուրլի մ. Մաքրապէս. առանց յանցանաց. աննենգ սրտիւ. սոսկապէս, ողջոյն, բոլորովին, միայն, ևեթ։

Púreness փի՛ուրնէս գ. Մաքրութիւն, անարատութիւն, սրբութիւն. յստակութիւն, պարզութիւն. անմեղութիւն, ուղղութիւն։ [կանանց։

Púrfile փը՛րֆիլ գ. Զարդ ինչ զգեստուց

Púrfle, Púrflew փը՛րֆըլ, փը՛րֆլիու գ. Նկարակերտ զարդ ծայրից զգեստուց։

To Púrfle, բ, ն. Նկարակերտ զարդարել զծայրս զգեստուց, ժապաւինել։

Purgátion փըրկէ՛շըն գ. Մաքրութիւն, զտութիւն. մաքրողական դեղ. դաշտան. չքմեղութիւն։

Púrgative փը՛րկէթիվ ած. Մաքրական, մաքրողական։

Púrgatory փը՛րկէթըրի գ. Քաւարան, տեղի մաքրութեան։

Purge փըրճ գ. Դեղ մաքրողական։

To Purge, բ, ն. Մաքրել, սրբել. քաւել, ջնջել, արդարացուցանել. յստակել, զտել. բառնալ. մատուցանել դեղ մաքրողական, մաքրել դեղովք։

To Purge, բ, չ. Մաքրիլ. յստակիլ, զտիլ:

Púrger փը՛րճըր գ. Մաքրիչ, թափիչ, սրբիչ. դեղ մաքրողական:

Purificátion փիուրիֆիքէ՛շըն գ. Մաքրութիւն, զտութիւն. սրբութիւն, քաւութիւն: Տեառն ընդառաջ:

Púrificative, Púrificatory փի՛ուրիֆիքէթիվ, փի՛ուրիֆիքէթըրի ած. Մաքրիչ, մաքրական, սրբիչ:

Púrifier փի՛ուրիֆայըր գ. Մաքրիչ, զտիչ,

To Púrify փի՛ուրիֆայ բ, ն. Մաքրել, սրբել, լուանալ, զտել, յստակել. անպարտ առնել, քաւել:

To Púrify, բ, չ. Մաքրիլ, զտիլ:

Púrist փի՛ուրիսթ գ. Կարի խիստ յարգարութեան կամ վայելչախնդիր 'ի բանս:

Púritan փի՛ուրիթըն գ. Մաքրական (աղանդաւոր):

Puritánical փիուրիթէ՛նիքըլ ած. Մաքրական աղանդաւորաց:

Púritanism փի՛ուրիթընիզմ գ. Վարդապետութիւն մաքրական աղանդաւորաց:

Púrity փի՛ուրիթի գ. Մաքրութիւն, յստակութիւն, պարզութիւն. սրբութիւն, անարատութիւն, ամբծութիւն, անմեղութիւն. անխառնութիւն:

Purl փըրլ գ. Ասղնեգործ կամ ատամնակտուած զարդ ծայրից զգեստուց, ժապաւէն. ըմպելի ինչ բժշկական:

To Purl, բ, չ. Խոխոջել, կարկաջել:

To Purl, բ, ն. Զարդարել ծայրս կամ վերջերս, ժապաւինել, ասղնեգործ զարդարել, նկարակերտել, զարդարել 'ի վերջաւորս:

Púrlieu փը՛րլիու գ. Դաշտ աւընթեր անտառի, սահման, սահմանագլուխ, շրջապատ:

Púrlins փը՛րլինս գ. Զարդ ինչ ճարտարապետական:

To Purlóin փըրլօ՛յն բ, ն. Գողանալ, շորթել:

Purlóiner փըրլօ՛յնըր գ. Գող որ գողանայ 'ի ծածուկ:

Púrparty փը՛րփարթի գ. Մասն, բաժին:

Púrple փը՛րփըլ ած. Ծիրանի, ծիրանագոյն, կարմիր:

Púrple, գ. Ծիրանի, ներկ կամ զգեստ ծիրանի:

To Púrple, բ, ն. Ներկել 'ի գոյն ծիրանւոյ, կարմրափայլ յօրինել:

Púrples փը՛րփըլզ գ. Պիսակք երևեալ 'ի վերայ մարմնոյ 'ի տապոյ տենդի:

Púrplish փը՛րփլիշ ած. Որ հարկանի 'ի ծիրանագոյն կամ 'ի կարմիր:

Púrport փը՛րփօրթ գ. Միտք, խորհուրդ, խմաստ, նպատակ, վախճան:

To Púrport, բ, ն. Դիտել, հայել, ակնարկել, նշանակել:

Púrpose փը՛րփըս գ. Առաջադրութիւն, դիտաւորութիւն, միտք, կամք, խորհուրդ. վախճան, նպատակ. դրութիւն, առաջարկութիւն, նիւթ, բան, առաջադրեալ նպատակ. եղանակ, օրինակ: On —, կամաւ, դիտմամբ, խորհրդեամբ. վասն, 'ի սակս, զի, առ 'ի. 'ի դէպ, ճահողակի. յօգուտ:

To Púrpose, բ, ն. Դիտել, խորհիլ, որոշել, դնել 'ի մտի:

To Púrpose, բ, չ. Առաջադրել, դիտել, խորհիլ, դնել կամ հաստատել 'ի մտի, ունել կամս կամ միտս:

Púrposely փը՛րփըսլի մ. Կամաւ, դիտմամբ, խորհրդով, կամովին, հաճութեամբ:

Púrprise փը՛րփրայզ գ. Սահման, վիճակ, ցանկ, շրջապատ:

Purr փըր գ. Արտոյտ ծովային:

To Purr, բ, չ. Հանել զձայն կատուի 'ի շփելն զթիկունս:

Purse փըրս գ. Քսակ, պայուսակ:

To Purse, բ, ն. Ի քսակ արկանել. ամփոփել, գալարել:

Púrsenet փը՛րսնէթ գ. Վարմ կամ ծուղակ ինչ:

Púrseproud փը՛րսփրաուտ ած. Փքացեալ կամ պերճացեալ դրամովք:

Púrser փը՛րսըր գ. Համքարակալ նաւու:

Púrsiness, Púrsiveness փը՛րսինէս, փը՛րսիվնէս գ. Դժուարաշնչութիւն, շնչարգելութիւն:

Púrslain փը՛րսլին գ. Փրփրեմ, անմեռուկ:

Pursuáble փըրսիուէ՛պըլ ած. Որում մարթ է զհետ մտանել. պահանջելի:

Pursúance փըրսիու՛ընս գ. Պահանջումն, դատ. հետևողութիւն:

Pursúant փըրսիու՛ընթ ած. Հետևորդ, համաձայն, ըստ:

To Pursúe փըրսիու՛ բ, ն. Զհետ մտնել, հալածել, վանել. յառաջ տանել կամ վարել, հանապազորդել. զհետ գնալ, նմանող կամ հետևող լինել, հետևել. ընթանալ կամ դիմել զկնի, խնդրել. փութալ, աճապարել:

To Pursúe, բ, չ. Յառաջել, յառաջադէմ լինել:

Pursúer փըրսիու՛ըր գ. Հետամուտ, վանող, հալածող, խնդրակ:

Pursúit փըրսիու՛թ գ. Զհետ մտումն, վանումն, հալածումն. հետամտութիւն, խնդիր, փոյթ, ջանք. հանապազորդութիւն:

Púrsuivant փը՛րսուիվընթ գ. Հրեշտակ, պատգամաւոր:

Púrsy փը՛րսի ած. Դժուարաշունչ, շնչարգել:

Púrtenance փը՛րթընընս գ. Լեարդ կենդանեաց:

To Purvéy փըրվէյ բ. ն. Հանդերձել, պատրաստել, կազմել. հոգալ, խնամել, գտանել:

To Purvéy, բ. չ. Հոգալ, մատակել:

Purvéyance փըրվէյէնս գ. Համբար, պարման, պաշար. հանդերձանք, պատրաստութիւն. հաս, ռոճիկ:

Purvéyor փըրվէյըր գ. Հանդերձաւոր, համբարակալ, խնամածու. միջնորդ, կաւատ:

Púrview փըրվիու գ. Պայման առենական վճռոյ:

Púrulence, Púrulency փիուրիուլէնս, փիուրիուլէնսի գ. Նեխութիւն, ապականութիւն, խլայթ:

Púrulent փիուրիուլէնթ ած. Տարաւալից, խլայթեալ, թարախեալ:

Pus փըս գ. Թարախ, շարաւ:

Push փուշ գ. Հարուած, բաղխումն. մղումն. յարձակումն. ուժգնութի, բռնութիւն. ճիգն, ջանք. հարկ, սախպումն. անակնկալ զխպուած, նեղութիւն, անձկութիւն. խաղաւարտ, պալար, ուռոյց, պալոյց:

To Push, բ. ն. Հարկանել, բաղխել. մղել, խթել. խեթկել. վարել, հալածել, արտաքսել. յառաջ վարել. սախպել, բռնադատել, ՚ի նեղ արկանել. թախանձել, փութացուցանել. հասել, գահավէժ առնել. մարտկել:

To Push, բ. չ. Ընդհարկանիլ, բաղխիլ. խեթկել. ջանալ, ճգնիլ. յարձակիլ, ՚ի գլուխ հարկանիլ. ելանել արտաքս կամ հասիլ բանութեամբ:

Púsher փուշըր գ. Մղիչ:

Púshing փուշին ած. Ուժգին, հուժկու, զօրաւոր:

Púshpin փուշփին գ. Խաղ ինչ մանկանց հարուածով գնդասլան:

Pusillanímity փիուսիլլէնիմիթի գ. Վատասրտութիւն, վատութիւն, երկչոտութիւն, կարճմտութիւն:

Pusillánimous փիուսիլլէնիմըս ած. Վատասիրտ, երկչոտ, կարճամիտ, փոքրոգի:

Pusillánimousness փիուսիլլէնիմըսնէս գ. Վատասրտութիւն, կարճմտութիւն:

Puss փուս գ. Կատու, կատուիկ. նապաստակ:

Pústule փըսթիուլ գ. Խաղաւարտ, պալար, ելունդն:

Pústulous փըսթիուլըս ած. Խաղաւարտալից, պալարալից:

To Put փութ բ. ն. Դնել, հաստատել, կարգել, կացուցանել. տալ, յանձնել, մատուցանել. արկանել, ձգել. անցուցանել. յաւելուլ. ածել, դարձուցանել. սախպել, բանադատել. մղել, շարժել, գրգռել. խառնել, բաղադրել: — by, ՚ի բաց դարձուցանել, հեռացուցանել. խորշիլ, հեռանալ, տեղի տալ. ՚ի բաց դնել, մերժել, մեկնել: — down, ընկճել, նուաճել, խլուցանել, ցածուցանել. խափանել, բառնալ, արկանել. հերքել, յաղթահարել: — forth, ձգել, կարկառել. հանել, բուսուցանել. յառաջ բերել, առաջի առնել, ասել, յայտնել, ծանուցանել. հրատարակել, ՚ի լոյս ընծայել: — in, ՚ի մէջ արկանել, մղել, մուծանել, ձգել: — off, ՚ի բաց առնուլ, հեռացուցանել, խափանել, ՚ի գերև հանել. ՚ի բաց դնել, հանել, մերկանալ. յապաղել, յամեցուցանել, յերկարաձգել, ժամանակաւոր լինել. խաբել, պատրել. անցուցանել, մուծանել: — on, upon, արկանել կամ դնել ՚ի վերայ. զգենուլ, ագանիլ: — on, մղել, շարժել, գրգռել, խրախուսել, ձեռն տալ, օգնել, փութացուցանել. առնուլ յանձն, ընդունել: — over, յառաջ կոչել կամ մատուցանել: — out, տալ ՚ի վաշխ. հանել ՚ի բաց, բառնալ. չնջուցանել, անցուցանել. բուսուցանել, բղխել. հրատարակել, ՚ի լոյս ընծայել. հանել ՚ի բաց, մերժել. ձգել, տարածել, կարկառել. չփոթել, խառնեցուցանել, զարհուրեցուցանել: — to, տալ, արկանել, դնել, մատուցանել, ձգել, մտանել. օգնել: — to it, շփոթել, տագնապել, խառնեցուցանել, ստիպել: — up, մատանալ, առ ոչինչ գրել, համբերել, ներել. բուսուցանել, արձակել, հանել, բղխել. հրատարակել, յայտնել. կուտել, դիզել, հաւաքել. ծածկել, թագուցանել: — upon, արկանել կամ դնել ՚ի վերայ. խաբել, պատրել: — upon trial, ՚ի փորձ մատուցանել, քննել, հարցափորձել, դատել:

To Put, բ. չ. Տարժիլ, յառաջ խաղալ. վարել. բուսանիլ, բղխել, ելանել: — forth, ելանել կամ մեկնիլ ՚ի նաւահանգստէ. բուսանիլ, բղխել, շառաւիղ արձակել: — in, մտանել ՚ի նաւահանգիստ. միջամուխ լինել, արկանել զանձն: — for, միջամուխ կամ հետամուտ լինել, թեկն ածել: — off, մեկնիլ կամ հեռանալ ՚ի ցամաքէ: — over, նաւարկել զկղզեաւ: — to sea, մտանել ՚ի ծով, նաւել: — up, տալ կամ մատուցանել զանձն. յառաջել, յառաջադէմ լինել, գնալ, խաղալ: — up with, համբերել, տանիլ, ժուժկալել:

Put փըթ գ. Հարկ, նեղութիւն, անձկութիւն, տառապանք. գեղջուկ, գիւղական, ագէտ, անօպայ, ռամիկ, խուժան. ազգ ինչ խաղու թղթոյ: — off, պատճառանք, փախուստ, յապաղումն. ժամանակաւորութի:

Pútative փիու'թէթիվ ած. Կարծեցեալ, համարեալ:

Pútid փիու'թիտ ած. Անարգ, նուաստ, անպիտան:

Pútidness փիու'թիտնէս գ. Անարգութի՛ւն, նուաստութիւն, անպիտանութիւն:

Pútlog փը'թլօկ գ. Իշուկ կամ քառոտանի (մեքենայ որմադրաց):

Putrédinous փիութրէ'տինըս ած. Նեխեալ, ապականեալ:

Putrefáction փիութրիֆէ'քշըն գ. Նեխութիւն, նեխ, ապականութիւն:

Putrefáctive փիութրիֆէ'քթիվ ած. Նեխեցուցիչ, ապականարար, փտեցուցիչ:

To Pútrefy փիու'թրիֆայ բ, ն. Նեխել, ապականել, փտեցուցանել:

To Pútrefy, բ, չ. Նեխիլ, ապականիլ, փտիլ, խլխայթիլ:

Putréscence փիութրէ'սէնս գ. Փտութի՛ւն, նեխութիւն, ապականութիւն:

Putréscent փիութրէ'սէնթ ած. Որ մերձ է 'ի նեխութիւն:

Pútrid փիու'թրիտ ած. Նեխեալ, ապականեալ:

Pútridness փիու'թրիտնէս գ. Նեխութի՛ւն, ապականութիւն, փտութիւն:

Pútter փու'թըր գ. Որ դնէ կամ արկանէ: – on, մղիչ, գրգռիչ, հրապուրող:

Púttingstone փու'թթինկսթօն գ. Քար առ 'ի փորձել զոյժ մարմնոյ:

Púttock փը'թթըք գ. Ցին:

Pútty փը'թթի գ. Փոշի անագի փոխարկելոյ 'ի կիր. շաղախ ինչ ապակագործաց:

Púzzle փը'զըլ գ. Շփոթ, ամբոխ, խռովութիւն. խափան, խոչ, կնճիռն, դժուարութիւն. հոգ, տագնապ, տառապանութի՛:

To Púzzle, բ, ն. Շփոթել, ամբոխել, խռովեցուցանել, խափան արկանել, պաշարել, շաղել, կնճռել, դժուարացուցանել:

To Púzzle, բ, չ. Շփոթիլ, խռովիլ, տագնապիլ, անկանիլ 'ի հոգս:

Púzzler փը'զլըր գ. Շփոթիչ, ամբոխիչ, խափան:

Py'garg փա'յկարկ գ. Թռչուն ինչ:

Py'gmean փիկմի'ըն ած. Թզկաց:

Py'gmy փի'կմի գ. Թզուկ:

Pylórus փիլօ'րըս գ. Սոր ստամոքաց, ըստորին բերան խախացոցին:

Py'ramid փի'րէմիտ գ. Բուրգն:

Pyrámidal, Pyramídical փիրէ'միտէլ, փիրէմի'տիքէլ ած. Բրգային, բրգանման:

Pyramídically փիրէմի'տիքէլլի մ. Իբրև զբուրգն, բրգանման:

Py'ramis փի'րէմիս գ. Բուրգն:

Pyre փայր գ. Խարոյկ, փայտակոյտ:

Py'rite, Pyrítes փի'րայթ, փիրա'յթիզ գ. Հրաքար, կայծքար, լուսաքար:

Py'romancy փի'րօմէնսի գ. Հրահմայութի՛:

Pyrotéchnic, Pyrotéchnical փիրօթէ'քնիք, փիրօթէ'քնիքէլ ած. Հրարուեստական:

Pyrotéchnics փիրօթէ'քնիքս գ. Հրարուեստք:

Pyrotéchny փիրօթէ'քնի գ. Հրարուեստութիւն:

Py'rrhonism փի'րընիզմ գ. Պիւռոնեան աղանդ կամ վարդապետութիւն, երկբայողութիւն:

Pyx փիքս գ. Մաննատուփ, սրբատուփ:

Q

Q քիու Գ, Ք: Եօթնևտասներորդ և բաղաձայն տառ այփաբետաց Անգղիացւոց:

Quab քուէպ գ. Ձուկն ինչ:

Quack քուաք գ. Մեծաբան, մնոտիապանծ, ընդվայրաբան. ստանուն բժիշկ:

To Quack, բ, չ. Կարկաչել իբրև զբադս. շաղակրատել, մեծաբանել:

Quáckery քուէ'քըրի գ. Մեծաբանութի՛ ստանուն բժշկի. մնոտիաբանութիւն, բաջաղանք:

Quácksalver քուէ'քսէլվըր գ. Ստանուն կամ ադէտ բժիշկ. առատապելախօս, ընդվայրաբան:

Quadragésimal քուօտրաճէ'սիմէլ ած. Քառասնորդական պահոց, պահոց տեղւոյ:

Quádrangle քուօ'տրէնկըլ գ. Քառանկիւն:

Quadrángular քուէտրէ'նկիուլըր ած. Քառանկիւնի:

Quádrant քուօ'տրէնթ գ. Քառորդ, քառորդ մասն. քառորդ բոլորակի. քառորդ (գործի աստեղաբաշխական):

Quadrántal քուէտրէ'նթէլ ած. Քառորդական, քառորդի:

Quádrate քուօ'տրէյթ ած. Քառակուսի, չորեքկուսի. բաժանելի 'ի չորս հաւասար մասունս կամ 'ի քառորդս. յարմար, պատշաճ, գիպաւոր:

Quádrate, գ. Քառակուսի (ձև). քառորդութիւն (մոլորակաց ըստ աստեղաբաշխից):

To Quádrate, բ, չ. Յարմարիլ, պատշաճիլ, 'ի դէպ եկանել: [սեան:

Quadrátic քուէտրէ'թիք ած. Քառակու-

Quádrature քուօ'տրէչիուր գ. Քառակուսութի՛. քառորդ լուսնի. քառակուսի ձև:

Quadrénnial քուէտրէ՛ննիէլ ած. Չորից ամսոյ, չորեքամեայ: [լի:
Quádrible քուօ՛տրիպլ ած. Քառակուսե-
Quadrífid քուօտրի՛ֆիտ ած. Քառահերձ, քառաբաժ:
Quadriláteral քուօտրիլէ՛թըրէլ ած. Քառակողմեան:
Quadriláteralness քուօտրիլէ՛թըրէլնէս գ. Լինելն քառակողմեան:
Quadrílle քատրի՛լ գ. Խաղ ինչ թղթոյ:
Quádrin քուէ՛տրին գ. Դանգ, լումայ, բնիոն:
Quadrinómical քուէտրինօ՛միքէլ ած. Քառանուն:
Quadripártite քուէտրիփա՛րթայթ ած. Քառաբաժին, չորեքմասնեայ:
Quadripártitely քուէտրիփա՛րթիթլի մ. Բաժանեալ կամ բաժանմամբ 'ի չորս:
Quadripartítion քուէտրիփարթի՛շըն գ. Բաժանումն 'ի չորս:
Quadriphy'llous քուօտրիֆի՛լլըս ած. Քառատերև:
Quadriréme քուօտրիրի՛մ գ. Նաւ քառակարգեան թիովք:
Quadrisy'llable քուօտրիսի՛լլէպլ գ. Քառավանկ (բառ):
Quadriválves քուօտրիվէ՛լվզ գ. Քառափեղկեան դուռն:
Quadrívial քուէտրի՛վիէլ ած. Քառուղի:
Quádruped քուօ՛տրուբէտ գ. Չորքոտանի, քառոտանի (կենդանի): [տանի:
Quádruped, ած. Քառոտանի, չորքո-
Quádruple քուօ՛տրուփլ ած. Քառապատիկ, չորեքպատիկ:
To Quadrúplicate քուէտրու՛փլիքէյթ բ, ն. Քառապատկել:
Quadruplicátion քուօտրուփլիքէ՛յշըն գ. Քառապատկութիւն: տիկ:
Quádruply քուօ՛տրուփլի մ. Քառապա-
To Quaff քուէֆ բ, ն. Յանչափս կամ ստապիկ ըմպել:
To Quaff, բ, չ. Ցուպախել, արբենալ:
Quáffer քուէ՛ֆֆըր գ. Արբշիռ, արբեցող:
To Quáffer, բ, ն. Ցօշափել:
Quággy քուէ՛կկի ած. Ճախնային, ճախճախուտ, տղմալից, տղմուտ:
Quágmire քուէ՛կմայր գ. Ճախին, տղտիւր, մուրատ, մօր, ճահիճ:
Quaid քուէյտ ած. Ընկճեալ, լքեալ, վըհատեալ:
Quail քուէյլ գ. Լոր, լորամարգի:
To Quail, բ, ն. Ընկճել, լքուցանել:
To Quail, բ, չ. Ընկճիլ, օրասբեկիլ, վհատիլ. ննկանիլ, խանարհիլ:
Quaílpipe քուէ՛յլփայփ գ. Սրինգ առ 'ի հրապուրել զլորամարգիս:

Quaint քուէյնթ ած. Նազելի, չքնաղ, պաճուճեալ, յարդարուն, բազմաքանդակ. նուրբ, ճարտար. ընտիր, գեղեցիկ. հնարագիտ, հանճարեղ. արուեստակեալ, արուեստախառն:
Quaíntly քուէ՛յնթլի մ. Վայելուչս, 'ի դէպ, ճշգութեամբ, քաջիկ. ճարտարութեամբ, հնարիւք:
Quaíntness քուէ՛յնթնէս գ. Գեղեցկութի, վայելչութիւն, նրբութիւն, ճարտարութի:
Quake քուէյք գ. Դողումն, սասանումն, շարժումն, տատանումն:
To Quake, բ, չ. Սարսիլ, սասանիլ, դողալ, սարսռիլ. տատանիլ, շարժիլ:
Qualificátion քուօլիֆիքէ՛յշըն գ. Հանգամանք, որպիսութիւն. ազնուութիւն, պատիւ, ձիրք. տուչութիւն պատուոյ. նուազութիւն, այլայլութիւն, տարբերութիւն:
To Quálify քուօ՛լիֆայ բ, ն. Յարմարել, պատշաճել, տալ իշխանութիւն կամ զօրութիւն. ազնուացուցանել. յեղանակել. կակղել, մեղմել. նուազեցուցանել, իջուցանել, այլայլել, փոփոխել. որակացուցանել:
Quálity քուօ՛լիթի գ. Որպիսութիւն, զիարդն, բնութի, եղանակ, հանգամանք. որակութիւն. ազգուութիւն, զօրութիւն. աստիճան, կարգ, պատիւ, արժանապատուութիւն, ազնուութիւն. ազնուականք, մեծամեծք, երևելիք:
Qualm քուա՛մ գ. Նուաղումն սրտի, թալկացումն: [կացեալ:
Quálmish քուա՛միշ ած. Նուաղեալ, թալ-
Quandáry քուօնտէ՛րի գ. Տարակոյս, դըժուարութիւն (ըստ ռամկաց):
Quántitive քուօ՛նթիթիվ ած. Քանակական, քանակաւոր:
Quántity քուօ՛նթիթի գ. Քանակութիւն, քանակ. չափ, կշիռ, թիւ, որքանութիւն, որքան. բազմութիւն: [թիւ:
Quántum քուօ՛նթըմ գ. Քանակ, չափ,
Quárantain, Quárantine քուօ՛րանթին գ. Քառասուն օր (արգելանոցի ժամանակի):
Quárrel քուօ՛րրէլ գ. Գժտութիւն, հակառակութիւն, ատելութիւն, ոխ, քէն. կռիւ, վէճ, խնդիր. դանգատ, տրտունջ. պատճառ, իրաւունք. նետ, փքին:
To Quárrel, բ, չ. Կագել, կռուիլ, հակառակել, վիճել, գժտիլ. գանգատիլ, տըրտնջել, քրթմնջել:
Quárreller քուօ՛րրէլլըր գ. Վիճաբան, հակառակասէր:
Quárrellous քուօ՛րրէլլըս ած. Կռուասէր, հակառակասէր, տրտնջող:
Quárrelsome քուօ՛րրէլսըմ ած. Կռուասէր, հակառակասէր, տրտնջող:

Quárrelsomely քուօ՛րրէլսըմլի մ. Հակառակասիրութեամբ, տրտնջմամբ:

Quárrelsomeness քուօ՛րրէլսըմնէս գ. Հակառակասիրութիւն:

Quárry քուօ՛րրի գ. Քառակուսի. նետ կամ փքլին քառասայր. որս. հանք կամ մետաղ քարանց:

To Quárry, բ, չ. Որսալ, յափշտակել, յարձակիլ 'ի վերայ որսոյ:

Quárryman քուօ՛րրիմէն գ. Քարահատ, քարակոփ:

Quart քուօրթ գ. Քառորդ, չորրորդ մասն. չափ ինչ հեղանիւթոց:

Quártan քուօ՛րթէն գ. Քառօրեայ տենդ:

Quartátion քուօրթէ՛շըն գ. Քառորդութիւն (ըստ քիմիականաց):

Quárter քուօ՛րթըր գ. Քառորդ, չորսի կամ չորրորդ մասն. կողմն, սահման, ծագ. կողմն քաղաքի, թաղ. պահ կամ վանք զօրաց, զօրանիստք, ձմերոց. կայանք, բնակութիւն, տեղի, վայր. տեղի, գիջումն, ներումն, շնորհք. չափ ինչ:

To Quárter, բ, ն. Ի չորս բաժանել. հերձանել, ձեղքել, պատառել. որոշել, բաժանել. նստուցանել զօրս ('ի վանս կամ 'ի ձմերոցս). բնակեցուցանել. կերակրել, սնուցանել. տալ պաշտատականս:

Quárterage քուօ՛րթըրէճ գ. Ռոճիկ երից ամսոց կամ քառորդի տարւոյ:

Quárterday քուօ՛րթըրտէյ գ. Վերջին օր երից ամսոց (յորում վճարեն զհասս):

Quárterdeck քուօ՛րթըրտէք գ. Վերին մասն խելաց նաւուն:

Quárterly քուօ՛րթըրլի ած. Քառորդական, չորրորդ մասին:

Quárterly, մ. Յերիս ամիսս միանգամ, 'ի քառորդս տարւոյն:

Quártermaster քուօ՛րթըրմասթըր գ. Ոստիկան զօրանիստ տեղեաց:

Quártern քուօ՛րթըրն գ. Փոքրիկ չափ ինչ հեղանիւթոց:

Quárterstaff քուօ՛րթըրսթէֆ գ. Գաւազան ինչ:

Quártile քուօ՛րթիլ գ. Քառորդական հայեցուած մոլորակաց:

Quárto քուօ՛րթօ գ. Գիրք քառածալ:

Quash քուօ՛շ գ. Դդում:

To Quash, բ, ն. Ընդհարկանել, բաղխել, ցնցել. քանդել, կործանել. նուաճել, հանդարտեցուցանել. ջնջել, բառնալ:

To Quash, բ, չ. Բաղխիլ, ընդհարկանիլ, ցնցիլ:

Quáter-cousins քէ՛թըր-քըզզընզ գ. Բարեկամք միմեանց:

Quatérnary, Quatérnion քուէթէ՛րնէրի, քուէթէ՛րնիըն գ. Քառեակ թիւ:

Quatráin քուօթրէ՛ն գ. Ոտանաւոր քառատողեան (որոյ առաջին տողն նոյնայանգ է ընդ երրորդին, և երկրորդն ընդ չորրորդին):

To Quáver քուէ՛յվըր բ, չ. Գեղգեղել կամ դողդոջիլ ձայնի. դողդոջել, թրթռիլ:

Quay քի գ. Թումբ առ ծովեզերբ կամ առ գետափամբ:

Quéachy քուի՛չի ած. Անհաստատ, տղմուտ:

Quean քուին գ. Կին շաղաշոյտ, խառնագնաց, բոզ, պոռնիկ:

Quéasiness քուի՛զինէս գ. Խառնակումն ստամոքաց, զզուանք, նողկանք սրտի:

Quéasy քուի՛զի ած. Զզուեալ, նողկացեալ, որոյ խառնակեալ է ստամոքս. տաղտկալի, նողկալի. յափրացուցիչ, խառնակիչ ստամոքաց:

Queen քուին գ. Թագուհի, դշխոյ, տիկին: — -apple, դշխոյախնձոր:

To Queen, բ, չ. Թագուհի կամ դշխոյ լինել, պերճանալ իբրև զդշխոյ:

Queéning քուի՛նին գ. Դշխոյախնձոր:

Queer քուի՛ր ած. Այլանդակ, օտարոտի, ծիծաղելի:

Queérly քուի՛րլի մ. Այլանդակս, օտարոտի իմն:

Queérness քուի՛րնէս գ. Այլանդակութիւն, անտեղութիւն:

Quéest քուի՛սթ գ. Վայրի աղաւնի:

Quell քուէլ գ. Սպանութիւն, մարդասպանութիւն:

To Quell, բ, ն. Ճնշել, նուաճել, սանձել, բառնալ, գիջուցանել:

To Quell, բ, չ. Մեռանիլ, սատակիլ, բառնիլ:

Quéller քուէ՛լլըր գ. Նուաճող, սանձահարող, բարձող:

To Quench քուէնչ բ, ն. Շիջուցանել, անհետ առնել, եղծանել, ջնջել, խափանել, գիջուցանել:

To Quench, բ, չ. Շիջանիլ, գիջանիլ:

Quénchable քուէ՛նչէպլ ած. Շիջանուտ, շիջանելի:

Quéncher քուէ՛նչըր գ. Շիջուցիչ:

Quénchless քուէ՛նչլէս ած. Անշէջ, անշիջանելի:

Quérele քուի՛րէլ գ. Ամբաստանութիւն, բողոք, դատախազանք:

Quérent քուի՛րէնթ գ. Ամբաստան, դատախազ, բողոքարկու:

Querimónious քուէրիմօ՛նիըս ած. Յաւագին, վշտագին, գանգատալից:

Querimóniously քուէրիմօ՛նիըսլի մ. Յաւագինս, վշտագին, գանգատանօք:

Querimóniousness քուէրիմօ՛նիըսնէս գ. Պատրաստականութիւն 'ի գանգատ:

Quérist քուէ՛րիսթ գ. Խնդրող, հարցանող, հարցասէր:

Quern քուէրն գ. Աղօրիք ձեռաց:

Quérpo քուէ՛րփօ գ. Զգեստ ինչ:

Quérry քուէ՛րրի գ. Ախոռ կամ ախոռապետ արքունի:

Quérulous քուէ՛րիուլըս ած. Ողբագին, թաղծագին, գանգատաւոր, դժգոհ:

Quérulously քուէ՛րիուլըսլի մ. Յաւագին, թաղծագին, գանգատանօք:

Quérulousness քուէ՛րիուլըսնէս գ. Յօժարութիւն 'ի սգալ՝ 'ի տրտունջ:

Quéry քուի՛րի գ. Խնդիր, հարցուած:

To Quéry, բ, ն. Խնդրել, հարցանել:

Quest քուէսթ գ. Խնդիր, հետազօտութիւն. քննիչ, դատաւոր. փոյթ, ջանք, յօժարութիւն. քննութիւն, հարցափորձ. խնդրակք: [զօտել:

To Quest, բ, չ. Խնդրել, որոնել, հետա-

Quéstant քուէ՛սթէնթ գ. Խնդրող, որոնող, 'ի խնդիր, հետամուտ:

Quéstion քուէ՛սչըն գ. Խնդիր, հարցուած. տարակոյս. վէճ, վիճաբանութիւն. փորձ, հարցափորձ, քննութիւն, համար. ջանք:

To Quéstion, բ, ն. Քննել, հարցանել, խնդրել. յերկբայս լինել, տարակուսիլ. խիթալ:

To Quéstion, բ, չ. Խնդրել, հարցանել. վիճաբանել:

Quéstionable քուէ՛սչընէպլ ած. Վիճաբանելի, ընդ խնդրով, անստոյգ. երկբայ, կեղակարծ, խիթալի:

Quéstionableness քուէ՛սչընէպլնէս գ. Կեղակարծութիւն, անստուգութիւն:

Quéstionary քուէ՛սչընէրի ած. Խնդրոյ, հարցման, որ խնդրէ կամ հարցանէ:

Quéstioner քուէ՛սչընըր գ. Խնդրող, հարցանող, քննիչ:

Quéstionless քուէ՛սչընլէս մ. Աներկբայաբար, անշուշտ, առանց ընդ բանս ինչ ածելոյ:

Quéstman, Quéstmonger քուէ՛սթմէն, քուէ՛սթմընկըր գ. Որ յարուցանէ խնդիրս կամ դատս:

Quéstrist քուէ՛սթրիսթ գ. Խնդրող, որոնող, հետամուտ, խնդրակ:

Quéstuary քուէ՛սչիուէրի ած. Շահախնդիր, շահավաստակ:

Quib քուիպ գ. Երգիծանութիւն:

Quíbble քուի՛պպըլ գ. Իմաստակութիւն, կատակ բանից:

To Quíbble, բ, չ. Վարիլ իմաստակութեամբ կամ երկդիմի բառիւք:

Quíbbler քուի՛պլըր գ. Իմաստակ:

Quick քուիք ած. Կենդանի, ոչ մեռեալ. անթառամ, անթարշամ. առոյգ. արագ, սթափ, փոյթ. անյապաղ, փութանակի. դիւրաշարժ, յաջողակ, ճարտար. սրատես, արագալուր, սրամիտ, աղդու. աշխոյժ, զուարթ:

Quick, մ. Արագ, դիւրաւ, փութանակի:

Quick, գ. Կենդանի, զեռուն. կենդանի կամ զգայուն մասն. թուփ փշալից: To touch one to the –, հարկանել զոք յոգի կամ զկծեցուցանել: – beam, սին (ծառ): – -grass, սեզ: – - lime, կիր անշէջ: – - match, լուցկի չուանեայ, պատրոյգ: – sand, աւազուտք, աւազակոյտք: – -sighted, սրատես: – -sightedness, սրատեսութիւն: – silver, սնդիկ: – silvered, օծեալ սնդկաւ: – -witted, աշխոյժ, զուարթ:

To Quícken քուի՛քըն բ, ն. Կենդանացուցանել, հոգեւորել. երագել, փութացուցանել. սրել, զարթուցանել, գրգռել, շարժել, զօրացուցանել, խրախուսել:

To Quícken, բ, չ. Կենդանանալ, շարժիլ, խաղալ:

Quíckener քուի՛քնըր գ. Կենդանացուցիչ. շարժիչ, երագիչ:

Quíckly քուի՛քլի մ. Արագ, երագս, իսկոյն, փութով, փութանակի, վաղ:

Quíckness քուի՛քնէս գ. Արագութիւն, փոյթ. ճարտարութիւն, յաջողակութիւն, սրութիւն. կծուութիւն, տապութիւն:

Quíckset քուի՛քսէթ գ. Թուփ կամ ցանկ փշալից, թփուտ:

To Quíckset, բ, ն. Տնկել զփշալից թուփս:

Quídam քուա՛յտէմ գ. Ոմն, ոք:

Quíddany քուի՛տտէնի գ. Քաղցրաւենի սերկեւլի:

Quíddit քուի՛տտիթ գ. Ունայն նրբութ̅ի, իմաստակութիւն:

Quíddity քուի՛տտիթի գ. Զինչութիւն, զինչ էն, ինքութ̅ի, էութիւն. ունայն նրբութիւն, իմաստակութ̅ի, խորամանկութ̅ի:

Quiéscence քուայէ՛սսէնս գ. Հանգիստ, դադարումն, անշարժութիւն:

Quiéscent քուայէ՛սսէնթ ած. Հանգուցեալ, դադարեալ, անշարժ:

Quíet քուա՛յէթ ած. Հանդարտ, խաղաղ, անդորր. հեզ, խաղաղարար, զգօն. անշարժ, լռին. հարթ, դիւրին:

Quíet, գ. Հանգիստ, խաղաղութիւն, անդորրութիւն:

To Quíet, բ, ն. Հանդարտեցուցանել, խաղաղել, դադարեցուցանել:

Quíeter քուա՛յէթըր գ. Հանդարտեցուցիչ, խաղաղարար:

Quíetism քուա՛յէթիզմ գ. Հանդարտութիւն հոգւոյ (աղանդ հանդատականաց):

Quíetly քուա՛յէթլի մ. Լռիկ, հանդարտութ̅բ, մեղմով. հանդարտեամբ, յանդորրու:

Quíetness քուայէթնէս գ. Հանդարտութիւն, խաղաղութիւն. հանգիստ, անդորրութիւն:

Quíetsome քուայէթսըմ ած. Հանդարտ, խաղաղ, անխռով:

Quíetude քուայիթիուտ գ. Հանդարտութիւն, անդորրութիւն, հանգիստ:

Quiétus քուայէթըս գ. Հանգիստ. մահ. ազատութիւն:

Quill քուիլ գ. Փետուր. գրիչ. փուշ ոզնւոյ. եղէգն ոստայնանկաց. կնդնդոց (նուագածուաց):

Quíllet քուիլլէթ գ. Իմաստակութիւն, մնոտի նրբութիւն, խորամանկութիւն:

Quilt քուիլթ գ. Վերմակ, ծածկոց անկողնոյ. անկողնի բրդալից:

To Quilt, բ, ն. Լնուլ (բամբակաւ, բրդով, և այլն):

Quínary քուայնէրի ած. Հնգեակ, հնգեբեակ:

Quince քուինս գ. Սերկևիլ. սերկևլի:

Quíncunx քուինքընքս գ. Սարբնջաձև կարգ կամ շարք:

Quinquagésima քուինքուէճէսիմա գ. Յիսներորդ. բուն բարեկենդան:

Quinquángular քուինքուէնկիուլէր ած. Հնգանկիւն, հնգանկիւնի:

Quinquénnial քուինքուէննիէլ ած. Հնգամեան, հնգամեայ:

Quínsy քուինզի գ. Փողացաւք, փողացաւութիւն:

Quint քինթ գ. Հինգերորդ ('ի խաղու):

Quíntain քուինթին գ. Նպատակ անգըլիկէց խաղու:

Quíntal քուինթէլ գ. Կենդինար:

Quíntessence քուինթէսսէնս գ. Հինգերորդ էութիւն կամ տարր. նրբագոյն մասն իրաց, ոգի, զօրութիւն:

Quintesséntial քուինթէսսէնշէլ ած. Հինգերորդ էութեան կամ տարեր. նրբագոյն մասին:

Quíntin քուինթին. S. Quintain.

Quíntuple քուինթիուփըլ ած. Հնգապատիկ:

Quip քուիփ գ. Այպն, կատակ, նախատինք, երգիծաբանութիւն:

To Quip, բ, ն. Այպանել, խաղ առնել, երգիծանել:

Quire քուայր գ. Պար կամ դաս երգեցողաց. դաս եկեղեցւոյ. պուրակ քսան և չորս թերթից թղթոյ:

To Quire, բ, չ. Երգել 'ի միասին կամ 'ի դասու:

Quírister քուիրիսթըր գ. Որ երգէ 'ի դասու կամ 'ի միասին:

Quirk քուըրք գ. Խորամանկութի՛, ճարտարութիւն, հնարք, իմաստակութիւն, նրբութիւն բանից. մրմունջ, ցածաձայն նուագ:

To Quit քուիթ բ, ն. Ազատ կացուցանել 'ի պարտուց. ազատ առնել, զերծուցանել. լնուլ, կատարել, աւարտել. վճարել, հատուցանել. արձակել, լուծանել. թողուլ, լքանել, հրաժարիլ. յանձնել, տալ. յանձն առնել:

Quítchgrass քուիչկրէս գ. Սեզ:

Quite քուայթ մ. Ողջոյն, ամենևին, բոլորովին, գլխովին, լիով, ողջոյն իսկ:

Quítrent քուիթրէնթ գ. Հաս կամ եկամուտ փոքրիկ:

Quits քուիթս մկ. 'Բաւ է:

Quíttance քուիթթէնս գ. Արձակուրդ 'ի պարտեաց, մուրհակ թողութեան կամ վճարման պարտեաց. հատուցումն, փոխարէն, տրիտուր:

Quítter քուիթթըր գ. Ազատեցուցիչ, ազատարար: [ինչ:

Quítterbone քուիթթըրպօն գ. Ուռոյցք

Quíver քուիվըր գ. Կապարճք:

Quíver, ած. Արագ, թեթև, շոյտ:

To Quíver, բ, չ. Շարժիլ, սասանիլ, սարսիլ, դողալ. սարսել:

Quívered քուիվըրտ ած. Կապարճաւոր. եդեալ իբրև 'ի կապարճս:

To Quob քուօպ բ, ն. Շարժիլ կամ խաղալ յորդանդի. բաբախել:

Quódlibet քուօտլիպէթ գ. Իմաստակութիւն, մնոտի նրբութիւն, փախուստ:

Quodlibetárian քուօտլիպիթէրիէն գ. Իմաստակ, որ տարապարտուց մխի 'ի խնդիր:

Quodlibétical քուօտլիպէթիքէլ ած. Իմաստակական, մնոտի, վայրապար, ուսմկէս:

Quoif քուօյֆ. Տես Coif.

To Quoif, բ, ն. Արկանել զգդակ կամ զգլխադիր 'ի գլուխն:

Quóiffure քուօյֆիուր գ. Զարդ գլխոյ:

Quoin քուօյն գ. Անկիւն:

Quoit քուօյթ գ. Քար կմ՝ գնտակ ձգեալ 'ի նպատակն. խաղ ինչ առ նախնիս:

To Quoit, բ, չ. Ձգել 'ի նպատակն:

To Quoit, բ, ն. Ձգել, ընկենուլ:

Quóndam քուօնտէմ ած. Երբեմն:

Quórum քուօրըմ գ. Մի 'ի դատաւորաց կամ յատենակալաց:

Quóta քուօթէ գ. Մասն, բաժին:

Quotátion քուօթէշըն գ. Վկայութիւն, օրինակ բերեալ:

To Quote քուօթ բ, ն. Բերել 'ի վկայութիւն կամ յօրինակ, յառաջ բերել:

Quóter քուօթըր գ. Որ յառաջ բերէ վկայութիւնս կամ զբանս այլոց:

Quoth քուօթհ բ, անկատար. – I, ասեմ: – he, ասէ:

Quotídian քուօթի՛տիէն ած. Հանապազորդ, որ ըստ օրէ, առօրեայ:
Quotídian, գ. Տենդ հանապազօրեայ:
Quótient քուօ՛շէնթ գ. Քանորդ (թիւն ծագեալ 'ի բաժանմանէ):

R

R ար Ռ, Ր: Ութևտասներորդ և բաղաձայն տառ այփաբետայ Անգղիացւոց: Rh 'ի յունական բառս հնչի ոռն ր: Rr կրկնակ հնչի իբրև զմիակ ր:
To Rábate րէ՛պէյթ բ, չ. Կոչել առ ինքն զբազէ:
Rábbet րա՛պպէթ գ. Յարմարութիւն կամ պատկանումն երկուց փայտից 'ի վերայ միմեանց:
To Rábbet, բ, ն. Յարմարել կամ պատկանել զերկուս փայտս 'ի վերայ միմեանց:
Rábbi, Rábbin րա՛պպայ, րա՛պպին գ. Ռաբբի, րաբունի:
Rábbit րէ՛պպիթ գ. Ճագար: Doe –, մատակ ճագար: Young –, ձագ ճագարի: Welsh –, տապակեալ շերտ հացի պանրալից:
Rábble րէ՛պպըլ գ. Խուժան, խաժամուժ ամբոխ, սինլքոր քաղաքին:
Rábblement րէ՛պպըլմէնթ գ. Խուժան, խաժամուժ:
Rábid րէ՛պիտ ած. Մոլի, կատաղի:
Rábinet րէ՛պինէթ գ. Թնդանօթ փոքրիկ:
Race րէյս գ. Ազգ, զարմ, տոհմ, սերունդ, ծնունդ. տեսակ. բողբոջ, շառաւիղ. զօրութիւն, աղդուութիւն, ճաշակ. վազք, արշաւանք. ընթացք, գնացք, յառաջադիմութիւն. հետևանք, ելք: – -course, – -ground, կրկէս, ձիընթացք, ասպարէզ: – -horse, օդապարիկ երիվար, նժոյգ, (երիվար ձիընթացից կամ յաղթանակաց):
Racemátion րէսիմէ՛շըն գ. Ողկոյզ, կոյտ, բազմութիւն ողկուզաձև:
Racemíferous րէսիմի՛ֆէրըս ած. Ողկուզաբեր:
Rácer րէ՛յսըր գ. Որ ընթանայ յասպարիսի, ձիընթացիկ, արշաւող:
Ráciness րէ՛յսինէս գ. Տապութիւն, կծուութիւն:
Rack րա՛էք գ. Տանջանարան. տանջանք, վիշտ անհնարին. ձգարան, յենարան. աղեկատ, բոց. ամպ հողմավար. պարանոց ոչխարի 'ի կերակուր. շամփրակալ. վանդակ մսոյ՝ յոր արկանեն խար անասնոց 'ի կերակուր. ցքի, օղի: – -rent, հարկ կամ հաս ծանր: – -renter, հարկատու հարըստահարեալ:
To Rack, բ, ն. Մատուցանել 'ի տանջանս կամ 'ի փորձ տանջանաց. տանջել, աշխատ առնել. հարստահարել, կեղեքել. բռնադատել, տարապարհակ վարել. տարածել, ընդարձակել, ձգել. պարզել, զըտել:
To Rack, բ, չ. Վարել կամ ցրուել զամպս:
Rácket րէ՛քէթ գ. Թնդիւն, բոմբիւն. շչուկ, ժխոր, շփոթ, դղրդիւն. ապմուկ, աղաղակ, շառաչիւն. գնտահար (գործի):
To Rácket, բ, չ. Ազմուկ շփոթի յարուցանել:
Rácking րէ՛քին գ. Գնացք ինչ ձիոյ:
Ráckoon րէ՛քուն գ. Ճագար հնդկաց:
Rácy րէ՛յսի ած. Տափալ, բարկ, զօրեղ, ոգելից:
Ráddock րէ՛տտըք գ. Կարմրալանջ:
Rádiance, Rádiancy րէ՛տիէնս, րէ՛տիէնսի գ. Ճառագայթ, փայլիւն, նշոյլ, պայծառութիւն:
Rádiant րէ՛տիէնթ ած. Փայլուն, շողշողուն, ճառագայթարձակ, պայծառ, լուսափայլ:
To Rádiate րէ՛տիէյթ բ, չ. Փայլել, նշողել, ճառագայթել, ցոլանալ:
Rádiated րէ՛տիէյթէտ ած. Ճառագայթաւոր, ճառագայթաձարդ:
Radiátion րէտիէ՛շըն գ. Ճառագայթ, փայլիւն, ցոլացումն. շառաւիղ (ձգեալ 'ի կենդրոնէ):
Rádical րէ՛տիքէլ ած. Արմատական, գըլխաւոր, սկզբնական, առաջին. բնական, կենսական:
Radicálity րէտիքէ՛լիթի գ. Արմատականութիւն, արմատ, սկիզբն:
Rádically րէ՛տիքէլլի մ. Արմատաբար, յարմատոց, սկզբնաբար, 'ի բնէ:
Rádicalness րէ՛տիքէլնէս գ. Արմատականութիւն, սկզբնաւորութիւն:
To Rádicate րէ՛տիքէյթ բ, ն. Արմատացուցանել, հաստատել:
Radicátion րէտիքէ՛շըն գ. Արձակումն արմատոց, արմատ, հաստատութիւն:
Rádicle րէ՛տիքըլ գ. Արմատ:
Rádish րէ՛տիշ գ. Բողկ, կարմիր բողկ: Horse –, բողկ:
Rádius րէ՛տիյըս գ. Շառաւիղ բոլորակի, կիսատրամագիծ. ոսկր բազկի՝ յարմկանէ ցյօդս ձեռաց:
To Raff րէֆ բ, ն. Բառնալ, առնել 'ի բաց, հանել, խլել:
Ráffle րէ՛ֆֆըլ գ. Վիճակահանութիւն,

վիճակախաղ. այդ ինչ նարօտի կամ բաղդոյն խաղարկութեան:

To Ráffle, բ, չ. Խաղալ նարօտ կամ վիճակախաղ:

Raft ռէֆթ գ. Լաստ:

Ráfter ռէֆթըր գ. Նուրբ գերան:

Ráftered ռէֆթըրտ ած. Յօրինեալ նուրբ գերանօք:

Rag ռէկ գ. Կապերտ հնոտի, ցնցոտի, գրգլեակ. պատառատուն կամ հնոտի հանդերձ. կապերտ, կտորակ: — man, — woman, հնոտեվաճառ: — -stone, յեսանաքար: — -wort, բոյս ինչ:

Ragamúffin ռէկէմըֆֆին գ. Փծուն կամ դատարկասուն ոք:

Rage ռէյճ գ. Կատաղութիւն, սրտմըտութիւն, ցասումն. գազանութիւն, մոլեգնութիւն, սաստկութիւն. տենչանք, բուռն ցանկութիւն:

To Rage, բ, չ. Կատաղիլ, սրտմտիլ, զայրանալ, բրդիլ 'ի բարկութիւն. մոլեգնիլ, գազանանալ, խռովիլ, բորբոքիլ:

Rágeful ռէյճֆուլ ած. Կատաղի, մոլեգին, զայրագին, բարկացայտ:

Rágged ռէկկըտ ած. Պատառատուն, ցնցոտի, բրդգլեալ. անհարթ, խորտաբորտ. ցնցոտի կամ աղքատին զգեցեալ. կեղեքեալ:

Rággedness ռէկկըտնէս գ. Հնութիւն կամ անպիտանութիւն զգեստու:

Rágingly ռէյճինկլի մ. Մոլեգին, զայրագին, կատաղութեամբ, յանհնարին:

Ragoút ռէկու գ. Համեմ կերակրոյ:

Rail ռէյլ գ. Ցանկ, պատնշափակ. պըտակ (կամրջից, և այլն). վանդակապատ, սիւնազարդ վանդակ. թռչուն ինչ: Night- —, վերարկու կանանց:

To Rail, բ, ն. Վանդակապատ կամ սիւնազարդ յօրինել. շարել կամ դասել կարգաւ:

To Rail, բ, չ. Խաղ կամ ծաղր առնել, այպանել, կատակել, ծանակել:

Ráiler ռէյլըր գ. Այպանող, կատակող, ծանակող:

Ráillery ռէլլըրի գ. Այպն, կատակ, խաղ, ծաղր, ծանակութիւն:

Ráiment ռէյմէնթ գ. Զգեստ, հանդերձ, ձորձ, պատմուճան:

Rain ռէյն գ. Անձրև: — -bow, ծիածան, աղեղն երկնից: — -guage, անձրևաչափ (գործի): — -water, անձրևաջուր:

To Rain, բ, ն. և չ. Անձրևել. տեղալ, հոսել. առատաձեռնել. իջուցանել:

Ráindeer ռէյնտիր գ. Այդ ինչ այծեման:

Ráininess ռէյնինէս գ. Խոնաւութիւն, տամկութիւն:

Ráiny ռէյնի ած. Անձրևային, անձրևաց, անձրևալից, խոնաւ:

To Raise ռէյզ բ, ն. Ամբառնալ, բարձրացուցանել, 'ի վեր առնուլ. յարուցանել, կանգնել, ուղղել, կառուցանել. աճեցուցանել, առաւելուլ, մեծացուցանել. զարթուցանել, գրգռել, մղել, շարժել. բառնալ (զձայն). հանել, ժողովել, զօրաժողով լինել. սնուցանել, դարմանել, գործել, մշակել, բուսուցանել:

Ráiser ռէյզըր գ. Որ ամբառնայ, կանգնիչ, սնուցիչ:

Ráisin ռիզն գ. Չամիչ:

Rake ռէյք գ. Տրմուխ, քերոց. ցոփ, անառակ, խառնագնաց:

To Rake, բ, ն. Տրմխել, հաւաքել տըրմխով. քերել, սրբել. բանի ժողովել. գըտել, որոնել, հետազօտել. դիզել 'ի վերայ, ծածկել:

To Rake, բ, չ. Խնդրել, որոնել, մանրակրկիտ լինել. բռնութեամբ անցանել:

Rákehell ռէյքհէլ գ. Չեղխ, անառակ, խառնագնաց, սրիկայ, անզգամ:

Rákehelly ռէյքհէլլի ած. Անօպայ, անզգամ, անառակ, ժանտաժուտ:

Ráker ռէյքըր գ. Որ տրմխէ, քերիչ:

Rákish ռէյքիշ ած. Չեղխ, անառակ, վաւաշոտ, յայրատ, պաղշոտ:

To Rálly ռէլլի բ, ն. Վերստին հաւաքել կամ ժողովել զցրուեալսն. ծիծաղել, խաղ կամ ծաղր առնել, կատակել, այպանել:

To Rálly, բ, չ. Վերստին հաւաքիլ կամ ժողովիլ. կարգիլ վերստին. ծիծաղիլ, կատակել, ծաղր առնել:

Ram ռէմ գ. Խոյ. խոյ (համաստեղութիւն). խոյ (մեքենայ):

To Ram, բ, ն. Հարկանել, բաղխել, ձգել, ընկենուլ, արձակել. լնուլ, լարել, խցանել, տափանել:

Rámage ռէմիճ գ. Ոստք ծառոյ:

Rámble ռէմպըլ գ. Յածումն, թափառումն, ստանդական գնացք. վարանդութիւն, դեգերանք:

To Rámble, բ, չ. Թափառիլ, յածիլ, վարանդի կամ ստանդական շրջիլ, մոլորիլ, դեգերիլ:

Rámbler ռէմպլըր գ. Թափառական, վարանդի, ստանդական:

Rámbooze, Rámbuse ռէմպուզ գ. Ըմպելի բաղադրեալ 'ի բազում նիւթոյ:

Ráments ռէմէնթզ գ. Նշխարք, տաշեղք, քերուածք:

Ramificátion ռէմիֆիքէյշըն գ. Բաժանումն, ոստք, ճիւղ:

To Rámify ռէմիֆայ բ, ն. Բաժանել 'ի բազում ոստս կամ 'ի ճիւղս:

To Rámify, բ, չ. Բաժանիլ 'ի բազում առաջս կամ 'ի ճիւղս։
Rámmer —րէմըր գ. Տափան. գաւազան հրացանի կամ թնդանօթի։ [հոտ։
Rámish —րէմիշ ած. Գարշահոտ, ժահա-
Rámous —րէյմըս ած. Ոստաւոր, բազմոստեան, բազմաճիւղ։
Ramp —րէմփ գ. Ցատկումն, զխոյումն, ելք բանութեան։
To Ramp, բ, չ. Ցանկարծ յարձակիլ 'ի վերայ, զխել, ելանել առաջս բանութեան. խիղես արկանել, մագլել։
Rampállian —րէմփէլիէն գ. Անզգամ, ստահակ, խառնագնաց, խեռ։
Rámpancy —րէմփէնսի գ. Ցոփութիւն, սաստկութիւն, առաւելութիւն։
Rámpant —րէմփէնթ ած. Ցոփ, սաստիկ, անչափ, առաւելեալ. կանգուն առ 'ի հարկանել ճիրանօք (ասիւծ՝ ըստ կնքաբանից)։
Rámpart, Rámpire —րէմփէրթ, —րէմփայր գ. Հողաբլուր, պատնէշ, պատուար։
To Rámpart, to Rámpire, բ, ն. Հողաբլուր կամ պատնէշ կանգնել, ամրացուցանել պատուարաւ։
Rámpion —րէմփիըն գ. Խոտ ինչ ուտելի։
Rámsons —րէմզընս գ. Բոյս ինչ։
Ran —րէն. Կատարեալ ժամանակ to Run բայի։
To Ranch —րէնչ բ, ն. Ոլորել կամ թիւրել, խախտել ուժգին ոլորմամբ։
Ráncid —րէնսիտ ած. Նեխեալ, գարշահոտ, ծթեալ։
Ráncidness, Rancídity —րէնսիտնէս, —րէնսիտիթի գ. Նեխութիւն, գարշահոտութիւն, ծթումն։
Ráncorous —րէնքըրըս ած. Ոխակալ, ոխերիմ, քինախնդիր, չարասէր։
Ráncour —րէնքըր գ. Ոխ, քէն, հեռ, թշնամութիւն, անհաշտ ատելութիւն, չարութիւն. նեխութիւն, ապականութիւն, ժահահոտութիւն։
Rand —րէնտ գ. Ծայր, սպառուած, շուրթն (հողաթափի)։
Rándom —րէնտըմ գ. Դէպք, զխոյուած, պատահումն։ At —, ըստ զխոյոյ, յանդգնաբար. կոյր զկուրայն, անխորհրդաբար, անմտաբար։ [պայ։
Rándom, ած. Պատահական, ըստ դի-
Rang —րէն. Կատարեալ ժամանակ to Ring բայի։
Range —րէնճ գ. Դաս, դասաւորութիւն, շարք, ճակատ, կարգ. յածումն, թափառումն, դեգերանք, շրջան. տեղի, ընդարձակութիւն. սահման, չափ. ատրճան կամ մասն սանդղոց. փայտակալ կամ կասկարայ փայտից. խարբալ, մաղ։

To Range, բ, ն. Կարգել, դասել, դասաւորել, ճակատեցուցանել. յածիլ, շրջիլ։
To Range, բ, չ. Յածիլ, թափառիլ, դեգերիլ, շրջիլ. կարգիլ, դասիլ. կալ, դնիլ։
Ránger —րէնճըր գ. Թափառական, վատաբանդի, աւազակ, սպասաւոր. շուն որսական. որսորդապետ։
Rank —րէնք ած. Առոյգ, առոյգացեալ, ուռճացեալ. պարարտ, յուռթի, բերրի, արգաւանդաձող. բարձր, լեանացեալ. մեծ, անհնարին. նեխեալ, ապականեալ, գարշահոտ, ծթեալ. կծու, բարկ, սաստիկ. բիրտ, անօսր, դեղձուկ, անպիտան։
Rank, գ. Ճակատ զօրաց. շարք, դաս, դասաւորութիւն. կարգ, կարգաւորութիւն. աստիճան, աւագութիւն, պատիւ, բարձրութիւն։
To Rank, բ, ն. Ճակատեցուցանել. կարգել, դասել, դասաւորել, կարգել 'ի թիւ։
To Rank, բ, չ. Կարգիլ, դնիլ, դասաւորիլ։
To Ránkle —րէնքըլ բ, չ. Փտիլ, նեխիլ, ապականիլ, խլեայթիլ, թարախիլ։
Ránkly —րէնքլի մ. Անհեթեթս, բրտութեամբ, ամարդութեամբ։
Ránkness —րէնքնէս գ. Ուռճացումն, յորդութիւն, յաճախութիւն, անչափ առաւելութիւն, առատութիւն։
Ránny —րէննի գ. Ազգ ինչ մկան, մուկն դաշտի։
To Ránsack —րէնսէք բ, ն. Ցափշտակել, կողոպտել, աւարել. զխել, ոտնել, հետազօտել. բառնալ զկուսութիւն, բանաբարել զկոյս, լլկել, պղծել։
Ránsome —րէնսըմ գ. Փրկանք, գին փրկանաց։
To Ránsome, բ, ն. Փրկել, փրկանաւորել, գնել փրկանօք։
Ránsomeless —րէնսըմլէս ած. Առանց փրկանաց, ազատ կամ զերծ 'ի փրկանաց։
Ránsomer —րէնսըմըր գ. Փրկիչ, ազատիչ։
Rant —րէնթ գ. Մեծաբանութիւն, բաջաղանք։ [բաջաղել։
To Rant, բ, չ. Մեծաբանել, խրոխտալ,
Ránter —րէնթըր գ. Մեծաբան, խրոխտացող, ունայնաբան։
Rántipole —րէնթիփօլ ած. Այլանդակ, խառնագնաց, անզգամ, թափառական։
To Rántipole, բ, չ. Թափառիլ, դեգերել անառակութեամբ (ըստ ռամկաց)։
Ránula —րէնիուլէ գ. Ուռոյցք ինչ։
Ranúnculus —րէնընքիուլըս գ. Հրանունկ (ծաղիկ)։
Rap —րէփ գ. Բաղխումն, հարուած։
To Rap, բ, չ. Բաղխել, հարկանել։ — out, ուժգին արտաբերել, արձակել (ձայն), տալ (երդումն)։

To Rap, բ, ն. Զմայլեցուցանել, վերացուցանել. յափշտակել, ըմբռնել, ունել, առեալ տանել. փոփոխել, փոխանակել (ըստ ռամկաց): – and rend, յափշտակել կամ ըմբռնել յանպատրաստից:

Rapácious ռէփէ՛յշըս ած. Յափշտակիչ, կողոպտիչ, գիշատիչ:

Rapáciously ռէփէ՛յշըսլի մ. Յափշտակութեամբ:

Rapáciousness ռէփէ՛յշըսնէս գ. Լինել յափշտակիչ. անյագութիւն:

Rapácity ռէփէ՛սիթի գ. Յափշտակութի՛, կողոպտումն, ագահութիւն:

Rape ռէյփ գ. Յափշտակութիւն կուսի, բռնաբարութիւն. յափշտակութիւն, կապտումն. աւար, կողոպուտ. հատք խաղողոյ թօթափեալ յողկուզոյ. շողգամ վայրի:

Rápid ռէ՛փիտ ած. Սրընթաց, արագընթաց, շոյտ, արագ:

Rapídity ռէփի՛տիթի գ. Արագութիւն, երագութիւն, սրընթացութիւն:

Rápidly ռէ՛փիտլի մ. Արագ արագ, երագս, սրընթաց, շտապաւ:

Rápidness ռէ՛փիտնէս գ. Արագութիւն, երագընթացութիւն:

Rápier ռէ՛փիըր գ. Սլաք կամ սուսեր ինչ: – -fish, թրաձուկն:

Rápine ռէ՛փին գ. Յափշտակութիւն, կողոպտումն. բռնութիւն, բռնաբարութի՛:

Rápper ռէ՛փըր գ. Որ բաղխէ, հարկանող:

Rápport ռէ՛փօրթ գ. Յարաբերութիւն, նմանութիւն, համեմատութիւն:

Rapt ռէփթ գ. Յափշտակութիւն մտաց, զմայլումն:

To Rapt, բ, չ. Յափշտակել, զմայլեցուցանել:

Rápture ռէ՛փչիուր գ. Յափշտակութի. յափշտակութիւն մտաց, զմայլումն. բռնութիւն կրից, մոլեգնութիւն. արագութիւն, սրընթացութիւն:

Ráptured ռէ՛փչիուրտ ած. Յափշտակեալ, տարեալ:

Rápturous ռէ՛փչիուրըս ած. Յափշտակիչ մտաց, զմայլեցուցիչ:

Rare ռէյր ած. Սակաւ, նուազ, սակաւագիւտ. ազնիւ, քաջայլ, գեղեցիկ, ընտրելի, պատուական. անօսր, անթանձր, ցանցառ. ցրուեալ. կիսեփեայ, հում:

Ráreeshow ռէ՛յրիշօ գ. Դժուարագիւտ կամ քաջայլ զարդք:

Rarefáction ռէրիֆէ՛քշըն գ. Անօսրացումն, անթանձրութիւն:

Rárefiable ռէ՛րիֆայէպլ ած. Անօսրական, անթանձրանալի:

To Rárefy ռէ՛րիֆայ բ, ն. Անօսրել, անթանձրացուցանել:

To Rárefy, բ, չ. Անօսրիլ, անթանձրանալ:

Rárely ռէ՛յրլի մ. Դուն կամ սակաւ ուրեք, սակաւ անգամ. քաջայլ կամ վայելուչ իմն. քաջիկ, գեղեցիկս:

Ráreness ռէ՛յրնէս գ. Նուազութիւն, պակասութիւն, սակաւութիւն. գեղեցկութիւն, ազնուութիւն, պատուականութիւն. անօսրութիւն, անթանձրութիւն:

Rárity ռէ՛րիթի գ. Սակաւութի, նուազութիւն. սակաւագիւտ կամ ազնիւ ինչ. անօսրութիւն, անթանձրութիւն, ցանցառութիւն:

Ráscal ռէ՛սքէլ գ. Վատասերմիկ, սինլքոր, խեռ, չար, խառնագնաց. նիհար կամ վախտ (այծեամն):

Rascálion ռէսքէ՛լիըն գ. Անպիտան կամ սինլքոր ոք, մի՛ ի խառնիճաղանճից անտի:

Rascálity ռէսքէ՛լիթի գ. Խաժամուժ ամբոխ, սինլքորք, խառնիճաղանճք:

Ráscally ռէ՛սքէլլի ած. Վատասերմիկ, փծուն, նուաստ, անպիտան:

To Rase ռէյզ բ, ն. Քերել առ, գծել, ցտել. քանդել, կործանել. քերել. ջնջել, եղծանել:

Rash ռէշ ած. Ժպիրհ, յանդուգն, անխորհ, անզգոյշ:

Rash, գ. Ազգ ինչ ոլորկ և փայլուն կերպասու. գծումն, ցտումն:

Ráshar ռէ՛շըր գ. Միս խոզի ՚ի կասկարայէ:

Ráshly ռէ՛շլի մ. Յանդուգն, ժպրհութեամբ, անխորհրդաբար, յանզգոյշս:

Ráshness ռէ՛շնէս գ. Ժպրհութիւն, յանդգնութիւն, դահավէժ բերումն:

Rasp ռէսփ գ. Մորենի. խարտոց ինչ կամ քերոց:

To Rasp, բ, ն. Խարտել, քերել:

Ráspatory ռէ՛սփէթըրի գ. Խարտոց ինչ վիրաբուժից:

Ráspberry, Rásberry ռէ՛զպէրրի. – -bush, գ. Ազգ ինչ մորենւոյ:

Rásure ռէ՛ժիուր գ. Քերծումն, քերումն. եղծումն կամ ջնջումն գրոց, քերուած:

Rat ռէթ գ. Մուկն: To smell a –, զհոտ առնուլ մկան. խիթալ, կասկածիլ, զգուշանալ: – sbane, զառնիկ, մկնդեղ:

Rátable ռէ՛յթէպլ ած. Որոշեալ ՚ի համեմատեալ գին:

Rátably ռէ՛յթէպլի մ. Համեմատաբար, հաւասարապէս:

Ratafía ռէթէֆի՛է գ. Համեմօղի (՚ի մրգոց):

Ratán ռէթէ՛ն գ. Եղէգն ինչ հնդկաց:

Rate ռէյթ գ. Որոշեալ կամ հատեալ գին. համեմատութիւն կամ հաւասարութիւն գնոյ. մասն, բաժին. տասնեակն, կարգ. չափ, կանոն, քանակութիւն, թիւ. եղանակ, սովորութի. հարկ, սակ, բաժ, տուրք:

To Rate, բ, ն. Գին հատանել, սահմանել զգին, համարել, վարկանել. կշտամբել:

To Rate, բ, չ. Գին հատանել, համարել, կարծել:

Rath ռէթհ գ. Բլուր, բլրակ:

Rath, ած. Նորի, երախայրի, առաջնապտուղ, կանխահաս:

Ráther ռա՛ֆհըր մ. Առաւել, յաւէտ, մանաւանդ, քան. լաւ ևս. առանձին իմն, մանաւանդ զի: To have –, ընտրել, առաւել կամիլ:

Ratificátion ռէթիֆիքէյշըն գ. Վաւերութիւն, հաստատութիւն:

Rátifier ռէ՛թիֆայըր գ. Վաւերացուցիչ, հաստատիչ:

To Rátify ռէ՛թիֆայ բ, ն. Վաւերական առնել, հաստատել, հաւանիլ:

Rátio ռէ՛յշիօ գ. Համեմատութիւն (երկրաչափական):

To Ratiócinate ռէշիօ՛սինէյթ բ, չ. Տրամաբանել, ձեռնարկել բանիւ:

Ratiocinátion ռէշիօսինէ՛յշըն գ. Տրամաբանութիւն, բան, ձեռնարկութիւն:

Ratiócinative ռէշիօ՛սինէթիվ ած. Տրամաբանող, ձեռնարկող:

Rátional ռէ՛շընըլ ած. Բանական, բանաւոր. պատշաճ, իրաւացի, արդար. իմաստուն, խոհական, հանճարեղ:

Rationále ռէշընէ՛յլ գ. Բանախօսութիւն, ճառ տրամաբանական:

Rátionalist ռէ՛շընըլիսթ գ. Բանախօս, տրամաբան:

Rationálity ռէշընէ՛լիթի գ. Բանականութիւն, բան. բանաւորութիւն, իրաւունք, արդարութիւն:

Rátionally ռէ՛շընըլլի մ. Իրաւամբք, արդարութեամբ, յիրաւի:

Rátionalness ռէ՛շընըլնէս գ. Բանաւորութիւն, իրաւունք, արդարութիւն:

Ratteén ռէթթի՛ն գ. Կերպասինչ ասուի:

Ráttle ռէ՛թթըլ գ. Ճաչիւն, շառաչիւն, հնչիւն. ճառատանք, աղճատանք, շաղակրատանք. բոժոժ. բոյս ինչ: – -headed, ապուշ, անմիտ: – -snake, բոժոժաւոր օձ:

To Ráttle, բ, ն. Ճառաչեցուցանել, հնչեցուցանել, թնդացուցանել, բաղխել. սաստիկ յանդիմանել, աղաղակ բառնալ, խաղալ կամ որոտալ 'ի վերայ:

To Ráttle, բ, չ. Ճանչել, շաչել, շառաչել, թնդալ, հնչել. չնչել, քրթմնջել. շաղակրատել, ճառատել:

Raúcity ռօ՛սիթի գ. Կերկերումն, կերկերեալ կամ նուաղ ձայն:

Rávage ռէ՛վէճ գ. Աւար, յափշտակութիւն, կապուստ, կողոպուտ. աւեր, քանդումն, կործանումն, կեղեքումն:

To Rávage, բ, ն. Կողոպտել, յափշտակել, կապտել, յաւարի առնուլ, կեղեքել, աւերել, քանդել:

Rávager ռէ՛վէճըր գ. Կողոպտիչ, աւարառու, քանդիչ, կործանիչ:

To Rave ռէյվ բ, չ. Զառանցել, ցնորիլ, զանգաչել մտօք, բանդագուշել, խելագարիլ. մոլեգնաբար աղաղակել. ղակատիլ:

To Rável ռէ՛վըլ բ, ն. Ոլորել, կնճռել, պատատել, շփոթել, խառնակել. տագնապել, 'ի վարանս արկանել, շաղել 'ի հոգս. շփոթ արկանել, աղաղակ հարկանել, խռովեցուցանել աղաղակաւ: – out, քակել, արձակել, լուծանել:

To Rável, բ, չ. Շփոթիլ, խռովիլ, վարանիլ, տագնապիլ:

Rávelin ռէ՛վլին գ. Կիսալուսին պատնէշ:

Ráven ռէ՛յվըն գ. Ագռաւ:

To Ráven, բ, ն. Գիշատել, անյագ ուտել:

To Ráven, բ, չ. Յափշտակել, որսալ, կողոպտել:

Rávenous ռէ՛վընըս ած. Անյագ, յափշտակող, լափլիզող. գիշատիչ:

Rávenously ռէ՛վընըսլի մ. Անյագ, անյագաբար:

Rávenousness ռէ՛վընըսնէս գ. Անյագութիւն, անյագ ցանկութիւն որսալոյ կամ ուտելոյ:

Rávin ռէ՛վին գ. Որս, յափշտակութիւն:

Rávingly ռէ՛յվինկլի մ. Մոլեգնաբար, զանգաչեալ մտօք:

To Rávish ռէ՛վիշ բ, ն. Յափշտակել կամ բռնաբարել զկոյս կամ զկին, լլկել, տառապեցուցանել. յափշտակել, խլել. յափշտակել զմիտս, զմայլեցուցանել:

Rávisher ռէ՛վիշըր գ. Որ յափշտակէ կամ բռնաբարէ զկին. յափշտակող, որ առնու կամ հանէ բռնութեամբ:

Rávishment ռէ՛վիշմէնթ գ. Յափշտակութիւն կամ բռնաբարութիւն կուսի. յափշտակութիւն մտաց, զմայլումն:

Raw ռօ ած. Անեփ, հում. ահաս, խակ, խակակութ. անհմուտ, անվարժ, անփորձ, նոր, համբակ. խիստ, դժնդակ, դառնաշունչ, ցրտաշունչ, սաստիկ. անմարս, դըժուարամարս. անհարթ, խորտաբորտ, անողորկ. անթափ, ոչ յօրինեալ. անմաշկ, ոլխտակացեալ պալարաւ. ի ցաւօք, ախտացեալ: – boned, նիհար, վտիտ: – -head, խրտուիլ: [Նորոգ:

Ráwly ռօ՛լի մ. Խակութբ. անհմտաբար.

Ráwness ռօ՛նէս գ. Խակութիւն. անհմտութիւն, անվարժութիւն. բրտութիւն. դժնդակութիւն:

Ray ռէյ գ. Ճառագայթ, նշոյլ, շող. լոյս, փայլումն. կատուաձուկն. որոմն:

To Ray, բ, ն. Ճերմակոր յօրինել, խայտաճամուկ յօրինել երկայն գծիւք։

Ray, գ. Տես Array.

Raze -էյզ գ. Արմատ խնչ։

To Raze, բ, ն. Քանդել, կործանել, տապալել, հարթայատակ առնել. ջնջել, եղծանել, բառնալ, քերել. արմատաքի խլել, բնաջինջ առնել։

Rázor -էյզըր գ. Ածելի։

Rázure -էյժիու-ր գ. Քերուած, ջնջումն։

Reaccéss -իէքսէս գ. Վերստին գալուստ, անդրէն դարձ։

Reach -իչ գ. Ձգումն ձեռին, ըմբռնումն. ժամանումն. հասողութիւն, չափ, բաւականութիւն, կարողութիւն. ձգումն, տարածումն, ընդարձակութիւն, միջոց, սահման. հնարք, խորամանկութիւն. ճարտարութիւն, հնարագիտութիւն։

To Reach, բ, ն. Ձգել զձեռն, հպիլ ձեռամբ. հասանել, ժամանել. տալ, մատուցանել, կարկառել. ունել, առնուլ. անցուցանել, փոխանցել. թափանցել, խորամուխ լինել. իմանալ, բովանդակել. հաւասարել, համեմատել. տարածել, ընդարձակել, ձգել. առնուլ։

To Reach, բ, չ. Ձգիլ, ընդարձակիլ, տարածիլ. հասանել, ժամանել. թափանցել, խորամուխ լինել, ընդմտանել. ջանալ, ձըգտիլ։

To Reáct -իէքթ բ, ն. Վերստին ներգործել կամ մղել, կրկին աղդել։

Reáction -իէքշըն գ. Փոխադարձ ներգործութիւն կամ առնելութիւն։

Read -իտ գ. Խորհուրդ, խրատ, աղդարարութիւն. ասացուած, բան, իմաստալից զրոյց, առած։

To Read, բ, ն. Ընթեռնուլ. վերծանել, յակն արկանել. ճանաչել 'ի նշանաց, գուշակել. ուսանել 'ի տեսութենէ կամ յօրինակէ անտի. գիտել, ճանաչել, քաջ 'ի միտ առնուլ։

To Read, բ, չ. Ընթեռնուլ. ուսանիլ, յածիլ կամ թարթափել 'ի գիրս. իմանալ կամ ուսանիլ ընթեռնլով։

Read -էտ. Անցեալ ընդունելութիւն to Read բայի և ած. Հմուտ, ներկուռ., քաջավարժ, գիտուն։

Reáding -իտին գ. Ընթերցումն, ընթերցուած, վերծանութիւն. գաս. այլեւայլ ընթերցուածք, տարբերութիւնք օրինակաց։

Readéption -իէտէփշըն գ. Վերստին ըստացումն։

Reáder -իտըր գ. Ընթերցող, վերծանող. ուսանող, ուսումնասէր, թարթափող 'ի գիրս. ընթերցող, դրակարդաց, դպիր։

Reádership -իտըրշիփ գ. Ընթերցողութիւն, դրակարդացութիւն։

Reádily -էտիլի մ. Դիւրաւ, անխափան, համարձակ, անդանդաղ, արագապէս, իսկոյն. մտադիւր, յօժարամիտ։

Reádiness -էտինէս գ. Պատրաստականութիւն, յօժարութիւն, փոյթ, արագութիւն. դիւրութիւն, համարձակութի։

Readmíssion -իէտմիշըն գ. Վերստին ընդունելութիւն։

To Readmít -իէտմիթ բ, ն. Վերստին ընդունել, դարձեալ առնուլ։

To Readórn -իէտօրն բ, ն. Վերստին կամ կրկին զարդարել, նորոգ պճնել։

Reády -էտի ած. Պատրաստ, պատրաստական, կազմ, յարդարեալ. առ ձեռն, առ ձեռն պատրաստ. յօժար, մտադիւր. եկեալ հասեալ, մօտալուտ, մերձ, հուպ. դիւրին, հեշտին, 'ի կարճոյ. սթափ, փոյթ, շոյտ, արագ, համարձակ, անյապաղ։ To make –, պատրաստել, կազմել, հանդերձել, յարդարել։ – money, դրամ առ ձեռն պատրաստ։

Reády, մ. Արդէն, անդէն, 'ի պատրաստի։

Reády, գ. Դրամ առ ձեռն պատրաստ։

Reaffírm -իէֆըրմ բ, ն. Վերստին հաստատել։

Reaffírmance -իէֆֆըրմէնս գ. Վերստին կամ կրկին հաստատութիւն։

Reágent -իէճէնթ ած. Ընդդիմագործ, յետավար, յետաշրջիկ։

Réal -իէլ ած. Իրական, իսկական, էական. անկեղծ, անխարդախ, ստոյգ, ճըշմարիտ. անշարժ կամ կայուն (ստացուածք)։

Réalgar -իալկար գ. Կարմիր զառիկ։

Reálity -իէլիթի գ. Իրականութիւն, գոյացութիւն. գործ, արդիւնք. անկեղծութիւն, ճշմարտութիւն։

To Réalize -իէլայզ բ, ն. Ածել 'ի գոյութիւն կամ յարդիւնս. փոխադրել կամ անցուցանել զինչս 'ի կալուածս։

Réally -իէլլի մ. Իրօք, արդեամբք, ճշմարտապէս, իսկապէս, արդարև, յիրաւի, ապաքէն։

Realm -էլմ գ. Թագաւորութիւն, արքայութիւն։

Réalty -իէլթի գ. Անկեղծութիւն, հաւատարմութիւն։

Ream -իմ գ. Քսան թերթ թղթոց։

To Reánimate -իէնիմէյթ բ, ն. Վերստին կենդանացուցանել, վերանորոգել։

To Reannéx -իէննէքս բ, ն. Վերստին միաւորել կամ յարել։

To Reap -իփ բ, ն. Հնձել. քաղել, կթել, ընդունել, ժողովել։

To Reap, բ, չ. Հնձել։

Reáper ռիփըր գ. Հնձող։

Reáping ռիփինկ գ. Հունձք։ – -hook, մանգաղ, գերանդի։

Rear ռիր գ. Վերջ, վերջին։ – -guard, վերջապահ զօրք։

Rear, ած. Հում, կիսեփեայ. վաղ, կանխագոյն (ըստ ամսոյ)։

To Rear, բ, ն. Ամբառնալ, վերացուցանել, կառուցանել, շինել. յարուցանել, 'ի վեր առնուլ. ուղղել, յառաջ վարել (ըղ-ձնայս). հաստուցանել, սնուցանել. կրթել, դաստիարակել. ամբառնալ, բարձրացուցանել. գրգռել. դարմանել, սածել, խնամել։

Reármouse ռէրմաուս գ. Չղջիկ։

Reárward ռիրուըրտ գ. Վերջապահ զօրք, վերջ բանակի կամ զօրաց. վերջ, որ զհետն գայ, վերջինն, յետինն։

To Reascénd ռիէսսէնտ բ, չ. Վերստին ելանել կամ ամբառնալ 'ի վեր։

To Reascénd, բ, ն. Վերստին ելանել կամ համբառնալ։

Reáson ռիզըն գ. Բան, բանականութիւն, միտք. պատճառ, առիթ, հիմն. փաստ, ձեռնարկութիւն, տրամաբանութիւն. իրաւունք, արդարութիւն. չափ, ուղղութիւն. հաշիւ, համար։ By –, վասն, յաղագս. գի, փոխանակ զի։ In –, իրաւամբք, յիրաւի, արդարև։

To Reáson, բ, չ. Տրամաբանել, առարկել, ձեռնարկել. խօսել, վիճել, հարցանել. խորհել, քննել, խոկալ։

To Reáson, բ, ն. Փաշ քննել, կշռել։

Reásonable ռիզընէպըլ ած. Բանական, բանաւոր, միաւոր, խոհական. արդար, իրաւացի, պատշաճ. չափաւոր, միջակ, համեմատ, բաւական։

Reásonableness ռիզընէպըլնէս գ. Բանականութիւն, խոհականութիւն, իրաւունք, արդարութիւն, ուղղութի. համեմատութիւն, չափ, չափաւորութիւն։

Reásonably ռիզընէպլի մ. Իրաւամբք, արդարութեամբ, յիրաւի, ըստ պատշաճի, չափաւորապէս, ըստ բաւականին, ըստ արժանեաց։

Reásoner ռիզընըր գ. Տրամաբանող, առարկու, ձեռնարկող։

Reásoning ռիզնինկ գ. Ձեռնարկութիւն, առարկութիւն, բան։

Reásonless ռիզընլէս ած. Անբան, անտեղի, անդէպ, անիրաւ, անպատշաճ։

To Reassémble ռիէսսէմպըլ բ, ն. Վերըստին ժողովել, դարձեալ գումարել, անդրէն հաւաքել։

To Reassért ռիէսսէրթ բ, ն. Վերստին հաստատել, ունել անդրէն, դարձեալ ցուցանել կամ պնդել։

To Reassúme ռիէսսիուժ բ, ն. Վերստին կամ դարձեալ առնուլ։

To Reassúre ռիէշիուր բ, ն. Յապահովել, քաջալերել, զօրացուցանել։

To Reave ռիվ բ, ն. Առնուլ, յափշտակել, բառնալ, գողանալ։

Rebaptizátion ռիպէփթիզէշըն գ. Կրկին կամ վերստին մկրտութիւն։

To Rebáptize ռիպէփթայզ բ, ն. Կրկին կամ վերստին մկրտել։

To Rebáte ռիպէյթ բ, չ. Բթացուցանել. բառնալ, խլուցանել, ընկճել։

Rébec ռէպէք գ. Քնար երեքաղի։

Rébel ռէպէլ գ. Ապստամբ։

To Rebél ռիպէլ բ, չ. Ապստամբել, վըտարանջել։

Rebéller ռիպէլլըր գ. Ապստամբ։

Rebéllion ռիպէլիըն գ. Ապստամբութի, վտարանջութիւն։

Rebéllious ռիպէլիըս ած. Ապստամբողական, ապստամբ, խեռ, անհնազանդ։

Rebélliously ռիպէլիըսլի մ. Ապստամբութեամբ, ստահակութեամբ։

Rebélliousness ռիպէլիըսնէս գ. Ապըստամբութիւն, ստամբակութիւն։

To Rebéllow ռիպէլլօ բ, չ. Անդրէն հընչել, արձագանգս արձակել, գոչել, որոտալ։

Reboátion ռիպօէշըն գ. Գոչիւն, բառաչիւն, անդրէն հնչումն։

Rebóund ռիպաունտ գ. Ոստիւն, անդրադարձութիւն։

To Rebóund, բ, չ. Ոստնուլ, ընդոստնուլ, դառնալ անդրէն. հնչել անդրէն, արձագանգս արձակել։

To Rebóund, բ, ն. Ընդոստուցանել, անդրէն դարձուցանել, հնչեցուցանել։

Rebúff ռիպըֆ գ. Բաղխիւն, զարկուած, վանումն։ [նել, վանել։

To Rebúff, բ, ն. Բաղխել, ընդհարկա-

To Rebúild ռիպիլտ բ, ն. Վերստին շինել, նորոգել, անդրէն կանգնել։

Rebúkable ռիպիուքէպըլ ած. Կշտամբելի, ստգտանելի, պարսաւելի։

Rebúke ռիպիուք գ. Կշտամբանք, յանդիմանութիւն, ըստգտանք, նախատինք. հարուած։

To Rebúke, բ, ն. Կշտամբել, յանդիմանել, ստգտանել, պարսաւել, նախատել։

Rebúker ռիպիուքըր գ. Կշտամբիչ, յանդիմանիչ։

Rébus ռիպըս գ. Նկարաւոր և բառական առեղծուած։

To Rebút ռիպըթ բ, չ. Նահանջել, հերքել։

Rebútter ռիպըթթըր գ. Հերքումն։

Recáll ռիքօլ գ. Յետս կոչումն. նհանջումն, դարձ, հրաժեշտ։

To Recáll, բ, ն. Կոչել վերստին. յետս կոչել, նշանջել, դարձուցանել. կոչել 'ի կեանս, յարուցանել:

To Recánt րիքէ՛նթ բ, ն. Նահանջել, յետս կոչել կամ դարձուցանել:

To Recánt, բ, չ. Նահանջել կամ յետս դարձուցանել զբան իւր:

Recantátion րիքէնթէ՛շըն գ. Յետս կոչումն, նահանջումն:

Recánter րիքէ՛նթըր գ. Որ յետս կոչէ զբան իւր:

To Recapítulate րիքէփի՛թիուլէյթ բ, ն. Երկրորդել համառօտիւ, կարճ 'ի կարճոյ յիշատակել:

Recapitulátion րիքէփիթիուլէ՛շըն գ. Համառօտ երկրորդումն կամ յիշատակութի, համառօտութիւն:

Recapítulatory րիքէփի՛թիուլէթըրի ած. Երկրորդիչ, համառօտիչ:

Recápture րիքէ՛փչիուր գ. Միւսանգամ առնուլն. յետս առեալ աւար:

To Recápture, բ, ն. Միւսանգամ առնուլ:

To Recárry րիքէ՛րրի բ, ն. Յետս կամ անդրէն տանիլ:

To Recást րիքա՛սթ բ, ն. Դարձել ձուլել:

To Recéde րիսի՛տ բ, չ. Ընկրկիլ, նշանջիլ, յետս կալ, անդրէն դառնալ, հեռանալ, տեղի տալ, խուսել. հրաժարիլ. 'ի բաց կալ:

Receípt րիսի՛թ գ. Ընդունելութի, առնուլն. տեղի ընդունելութեան. մուրհակ կամ յետկար ընդունելութեան (դրամոց). ընդունելութիւն, հիւրընկալութիւն. կարգադրութիւն կամ նուսխայ բաղադրութե դեղոց:

Receívable րիսի՛վէպըլ ած. Ընդունելի, արժանի ընդունելութեան:

To Receíve րիսի՛վ բ, ն. Ընդունել, առնուլ. կրել, զգալ. հաւանիլ, հաճիլ. ըմբռնել, 'ի միտ առնուլ. մուծանել կամ ընդունել 'ի ներքս. հիւրընկալել, ողջամբ ընդունել. հանել (զհարկ):

Receívedness րիսի՛վէտնէս գ. Ընդունելութիւն հասարակաց հաւանութեամբ:

Receíver րիսի՛վըր գ. Ընդունող. ընկալուչ. հարկապահանջ, հարկահան, գանձաւոր. հաղորդ կամ բաժանորդ սուրբ խորհրդոյն. գողակից գողոց. անօթ, ընդունարան. փուռն:

To Recélebrate րիսէ՛լիպրէյթ բ, ն. Վերըստին հռչակել կամ տօնել:

Récency րի՛սէնսի գ. Նորութիւն, սկզբնաւորութիւն:

Recénsion րիսէ՛նշըն գ. Համդէս, Համոր, Թիւ:

Récent րի՛սէնթ ած. Նոր, նորոգ, արդի, արդեան, այժմեան:

Récently րի՛սէնթլի մ. Նորոգ, այն լինչ, 'ի մօտոյ:

Récentness րի՛սէնթնէս գ. Նորութիւն:

Receptacle րիսէ՛փթէքլ գ. Ընդունարան, անօթ. ասպնջական, ապաստանարան, տեղի ապաւինի, բնակարան, օթևան, տեղի, դադարք:

Receptibílity րիսէփթիպի՛լիթի գ. Կարողութիւն ընդունելոյ, ընդունակութիւն:

Recéptary րիսէ՛փթէրի գ. Ընկալեալ կամ հաւանեալ ինչ:

Recéption րիսէ՛փշըն գ. Ընդունելութի. առնուլն. ընդունելութիւն, ողջոյն, հիւրընկալութիւն, հաւանութիւն, հաճութի:

Recéptive րիսէ՛փթիվ ած. Ընդունական, ընդունակ:

Recéptory րիսէ՛փթըրի ած. Ընդհանրապէս հաւանեալ կամ ընկալեալ:

Recéss րիսէ՛ս գ. Հեռացումն, մեկնիլն, հրաժարումն, եւք. հրաժեշտ, Թոյլ, պարապ. առանձնութիւն, առանձին տեղի, Թագուստ. հեռաւորութիւն, բացակայութիւն. խորք, գաղտնիք:

Recéssion րիսէ՛շըն գ. Հեռացումն, հրաժարումն:

To Rechánge րիչէ՛նճ բ, ն. Վերստին կամ կրկին փոփոխել:

To Rechárge րիչա՛րճ բ, ն. Դարձեալ կամ փոփոխակի ամբաստանել. վերստին յարձակիլ 'ի վերայ:

Recheát րիչի՛թ գ. Ձայն որսորդի զինի շանց:

Recidivátion րիսիտիվէ՛շըն գ. Վերստին անկումն 'ի մեղս կամ 'ի յանցանս:

Récipe րէ՛սիփի գ. Կարգադրութիւն դեղոյ արարեալ 'ի բժշկէ:

Recípient րիսի՛փիէնթ գ. Ընդունող. անօթ ցքահան գործւոյն՝ որ ընդունի զԹորեալ նիւԹն:

Recíprocal րիսի՛փրօքէլ ած. Փոխոխ, փոխադարձ, անդրադարձ, միմեանց:

Recíprocally րիսի՛փրօքէլլի մ. Փոխոխ, փոփոխակի, փոխանակաւ:

Recíprocalness րիսի՛փրօքէլնէս գ. Փոխանակութիւն, փոփոխութիւն, փոխադարձութիւն:

To Recíprocate րիսի՛փրօքէյթ բ, ն. Փոփոխել, փոխանակել, փոխարինել:

Reciprocátion րիսիփրօքէ՛շըն գ. Փոխանակութիւն, փոփոխութիւն, փոխանակ, փոխարէն:

Recísion րիսի՛ժըն գ. Հատումն, կրճատումն:

Recítal րիսա՛յթէլ գ. Կրկնութիւն, երկրորդումն, վերծանութի, արտասանութիւն. պատմուԹ. հաշիւ, համար, Թուարկութիւն:

Recitátion ռէսիթէ՛յշըն գ. Կրկնութիւն, վերծանութիւն, արտասանութիւն:

Recítative, Recitatívo ռէսի՛թէթիվ, ռէսիթէթի՛վօ գ. Նուագ ինչ երաժշտական. ցուցք 'ի թատեր:

Recíte ռիսա՛յթ գ. Պատմութիւն, ճառ:

To Recíte, բ, ն. Նրկրորդել, պատմել, արտասանել, վերծանել, յիշատակել. հաշուել, թուել, 'ի թիւ արկանել:

To Reck ռէք բ, ն, և չ. Հոգալ, փոյթ ունել, վարանիլ:

Réckless ռէ՛քլէս ած. Անհոգ, անփոյթ:

Récklessness ռէ՛քլէսնէս գ. Անհոգութիւն, զանցառութիւն:

To Réckon ռէ՛քըն բ, ն. Ի համար կամ 'ի հաշիւ արկանել, թուել. համարել, կարծել, դնել 'ի մտի. յարգել, մեծ ինչ համարել:

To Réckon, բ, չ. Թուել, համարել. 'ի հաշիւ մտանել. համար պահանջել. տուգանել, տուժել, պատժել. յուսալ, ապաւինել, վստահ լինել:

Reckóner ռէ՛քնըր գ. Համարակալ, համարող:

Réckoning ռէ՛քնին գ. Համար, հաշիւ. հաշիւ կէտ համար պարտուց. յարգ, վարկ, համարումն:

To Recláim ռիքլէ՛յմ բ, ն. Կոչել յետս, նահանջել. խրատել, ուղղել. նուաճել, սանձել, կրթել, զգօնացուցանել. ածել, վերածել, դարձուցանել:

Recláimant ռիքլէ՛յմէնթ գ. Հակառակող, ընդդիմաբան:

Reclíne ռիքլա՛յն ած. Անկեալ, ընկողմանեալ, բազմեալ:

To Reclíne, բ, ն. Խոնարհեցուցանել, ընկողմանել, դնել:

To Reclíne, բ, չ. Անկանիլ, ընկողմանիլ, դնիլ, բազմիլ:

To Reclóse ռիքլօ՛զ բ, ն. Վերստին փակել:

To Reclúde ռիքլի՛ուտ բ, ն. Բանալ, ընդարձակել, լուծանել:

Reclúse ռիքլի՛ուս ած. Փակեալ, առանձնացեալ, մենացեալ:

Reclúse, գ. Մենակեաց, առանձնացեալ, հրաժարեալ ոք:

Recoagulátion ռիքօէկիուլէ՛յշըն գ. Վերստին խառացումն կամ թանձրութիւն:

Recógnisance ռիքօ՛կնիզէնս գ. Ծանօթութիւն, ճանաչումն. նշան, նշանակ. երաշխաւորութիւն:

To Recognise ռիքօկնա՛յզ բ, ն. Ճանաչել, գիտել, խոստովանիլ, երաշխաւոր լինել. քննել, հանդէս առնել, վերստին քննել:

Recogniseé ռիքօկնիզի՛ գ. Երաշխաւորեալ:

Recógnisor ռիքօ՛կնիզըր գ. Երաշխաւոր, պարտական:

Recognítion ռիքօկնի՛շըն գ. Համար, հանդէս, քննութիւն. գիտութիւն, ծանօթութի՛ն, նշանակ. յիշատակ, յիշատակութի՛ն:

Recóil ռիքօ՛յլ գ. Յետս դարձումն, անկումն 'ի վերայ թիկանց:

To Recóil, բ, չ. Յետս կամ ընդ կրունկն դառնալ, խաղալ յետկոյս, ընկրկիլ. անկանիլ 'ի վերայ թիկանց. յետնիլ, վատթարանալ:

To Recóin ռիքօ՛յն բ, ն. Վերստին դրամ հատանել:

Recóinage ռիքօ՛յնիճ գ. Վերստին դրամահատութիւն:

To Recolléct ռէքօլլէ՛քթ բ, ն. Յուշ ածել, յիշատակել. խորհել, զմտաւ ածել. ժողովել, հաւաքել:

Recolléction ռէքօլլէ՛քշըն գ. Մտածութիւն, խոկումն, յիշատակ:

To Recómfort ռիքը՛մֆըրթ բ, ն. Վերստին զօրացուցանել կամ քաջալերել. նորոգել, պարարտացուցանել:

To Recommènce ռիքօմմէ՛նս բ, ն. Վերըստին սկսանիլ:

To Recommènd ռէքօմմէ՛նտ բ, ն. Գովել, յարգոյ ընծայել, հաճոյ ընծայեցուցանել. յանձնել, յանձն առնել (աղօթիւք):

Recommèndable ռէքօմմէ՛նտէպլ ած. Գովելի, յարգոյ, արժանայարգ:

Recommendátion ռէքօմմէնտէ՛յշըն գ. Յանձնարարութիւն. պաշտպանութիւն:

Recommèndatory ռէքօմմէ՛նտէթըրի ած. Յանձնարարական, ընծայութե՛ (թղթոյ):

Recommènder ռէքօմմէ՛նտըր գ. Գովող, որ գովէ կամ յարգոյ ընծայէ:

To Recommít ռիքօմմի՛թ բ, ն. Վերստին առաքել կամ դարձուցանել 'ի բանտ:

To Recompáct ռիքօմփէ՛քթ բ, ն. Վերստին միաւորել, յօդել կամ պնդել:

Récompense ռէ՛քօմփէնս գ. Վարձ, փոխարէն, տրիտուր:

To Recompénse ռիքօմփէ՛նս բ, ն. Վարձահատոյց լինել, վարձատրել. փոխարէն հատուցանել, տալ զտրիտուրն. վճարել. լնուլ. փրկել, տուժել:

Recompílement ռիքօմփա՛յլմէնթ գ. Նորոգ հաւաքումն բանից:

To Recompóse ռիքօմփօ՛զ բ, ն. Վերստին խաղաղացուցանել կա՛ հանդարտել. վերըստին յարդարել կամ յօրինել, նորոգել:

Recomposítion ռիքօմփօզի՛շըն գ. Վերըստին հանդարտութի՛. անդրէն նորոգումն:

To Réconcile ռէ՛քօնսայլ բ, ն. Հաշտեցուցանել, առնել խաղաղութիւն. միաբանել. համոզել, ամոքել:

Reconcíleable ռէքօնսայլէպլ գ. Հաշտելի. միաբանելի, որ կարէ լինել համաձայն կամ միաբան։

Reconcíleableness ռէքօնսայլէպլնէս գ. Միաբանութիւն, համաձայնութիւն. սէր հաշտութեան, խաղաղասիրութիւն։

Reconcílement ռէքօնսայլմէնթ գ. Հաշտութիւն, միաբանութիւն սիրոյ։

Reconcíler ռէքօնսայլըր գ. Հաշտարար, հաշտեցուցիչ. որ միաբանէ զտարբեր իմաստս։

Reconciliátion ռէքօնսիլիէշըն գ. Հաշտութիւն, խաղաղութիւն. միաբանութի, համաձայնութիւն. քաւութիւն։

To Recondénse ռիքօնտէնս բ, ն. Վերըստին խտացուցանել։

Recóndite ռիքօնտայթ ած. Խորին, գաղտնի, ծածկեալ, թագուն։

To Recondúct ռիքօնտըքթ բ, ն. Վերըստին ածել կամ առաջնորդել։

To Reconjóin ռիքօնճօյն բ, ն. Վերստին միաւորել կամ յարել։

To Recónquer ռիքօնքըր բ, ն. Վերստին յաղթել կամ տիրել։

To Recónsecrate ռիքօնսիքրէյթ բ, ն. Վերըստին օրհնել կամ սրբել։

To Reconvéne ռիքօնվին բ, չ. Վերստին ժողովիլ կամ համահաւաքիլ։

To Reconvéy ռիքօնվէյ բ, ն. Վերստին ածել կամ առաջնորդել։

Récord ռէքօրտ գ. Արձանագրութիւն, յիշատակարան, դիւան. վկայութի, պատմութիւն, անցք։

To Recórd ռիքօրտ բ, ն. Արձանագրել, գրել՚ի յիշատակարանի. յիշատակել, յիշել, պատմել, վկայել։

Recordátion ռիքօրտէշըն գ. Յիշատակ, յիշատակութիւն, յիշատակարան։

Recórder ռիքօրտըր գ. Դիւանագպիր, արձանագրող, նօտար. նուագարան ինչ, սրինգ։

To Recóunt ռիքաունթ բ, ն. Պատմել, ճառել, ասել մի ըստ միոջէ։

Recóuntment ռիքաունթմէնթ գ. Պատմութիւն, ճառ, բան։

Recóurse ռիքօրս գ. Ընթացք, գնացք, անցք. դարձ (հիւանդութե). դիմեցումն, ապաւինութիւն. տեղի ապաւինի. մուտք, մատչումն։ [տոյա։

Recóurseful ռիքօրսֆուլ ած. Բազմաալը-

To Recóver ռիքըվըր բ, ն. Ապաքինել, բժշկել. նորոգել, հաստատել. բառնալ, ուղղել, զգաստացուցանել. վերստին ստանալ, գտանել, ունել, առնուլ. ազատել, զերծուցանել. հասանել. պատսպարել զանձն։

To Recóver, բ, չ. Ապաքինիլ, առողջանալ, զգաստանալ։

Recóverable ռիքըվըրէպլ ած. Բժշկելի, բուժելի. ստանալի, գտանելի։

Recóvery ռիքըվըրի գ. Բժշկութիւն, առողջութիւն. վերստին ստացումն. զերծումն, փախուստ։

Récreant ռէքրիէնթ գ. Վեհերոտ, վատասիրտ, վատ. ապստամբ, ուխտանենգ, անհաւատարիմ։

To Récreate ռէքրիէյթ բ, ն. Հանգուցանել, դիւրել, սփոփել, նորոգել, կազդուրել. զբօսեցուցանել, զուարճացուցանել։

Recreátion ռէքրիէշըն գ. Հանգիստ, դիւրութիւն սրտի, կազդուրումն ոգւոյ. զբօսանք, սփոփանք։

Récreative ռէքրիէթիվ ած. Զուարճացուցիչ, զուարթարար, սփոփիչ, հանգուցիչ, բերկրալի։

Récreativeness ռէքրիէթիվնէս գ. Զուարճութիւն, բերկրութիւն։

Récrement ռէքրիմէնթ գ. Դիրտ, փըրփուր, յաւելուած, աղտեղութիւն։

Recreméntal, Recrementítious ռէքրիմէնթըլ, ռէքրիմէնթիշըս ած. Աւելորդ, անպիտան, աղտեղի։

To Recríminate ռիքրիմինէյթ բ, չ. Ըամբաստանել զամբաստանողն, հակառակ ամբաստանել, ամբաստանել կամ դատապարտել զմիմեանս։

To Recríminate, բ, ն. Փոխարէն ամբաստանել կամ չարախօսել։

Recriminátion ռիքրիմինէշըն գ. Փոխ ամբաստանութիւն կամ չարախօսութիւն։

Recriminátor ռիքրիմինէյթըր գ. Որ փոխարէն ամբաստանէ կամ չարախօս լինի։

Recrudéscent ռէքրուտէսսէնթ ած. Սաստկացեալ, զայրացեալ, զօրացեալ։

Recruít ռիքրութ գ. Նորոգութիւն, յաւելումն, կազդուրումն. վերստին հաւաքումն կամ բովանդակութիւն զօրաց, նորահաւաք զօրք։

To Recruít, բ, ն. Նորոգել, կազդուրել, զօրացուցանել, լնուլ զպակասութիւն կամ զթերին. վերստին զօրաժողով լինել։

Rectángle ռէքթէնկըլ գ. Ուղղանկիւն (ձև երկրաչափական)։

Rectángular ռէքթէնկիուլըր ած. Ուղղանկիւնի։

Rectángularly ռէքթէնկիուլըրլի մ. Ուղղանկիւնաբար։

Réctifiable ռէքթիֆայէպլ ած. Ուղղելի։

Rectificátion ռէքթիֆիքէշըն գ. Ուղղութիւն, յարմարութիւն. զտումն (ըստ քիմիականաց)։

To Réctify ռէքթիֆայ բ, ն. Ուղղել, յար-

մարել, յարդարել. զատել կամ մաքրել (ըստ քիմիականաց):

Rectilínear, Rectilíneous ռէքթիլին'իըր, ռէքթիլին'իըս ած. Ուղղագիծ:

Réctitude ռէք'թիթիուտ գ. Ուղղութիւն. արդարութիւն, իրաւունք, բարութիւն:

Réctor ռէք'թըր գ. Ուղղիչ, վարիչ, կառավար, առաջնորդ, գլուխ, պետ:

Réctorship ռէք'թըրշիփ գ. Առաջնորդութիւն, կառավարութիւն:

Réctory ռէք'թըրի գ. Վիճակաւորուն:

Réctum ռէք'թըմ գ. Նախաղի, ուղղորդ աղիք:

Recubátion ռէքիուպէ'շըն գ. Բազմումն, ընկողմանումն:

Recúmbence, Recúmbency րիքը'մպէնս, րիքը'մպէնսի գ. Բազմումն, ընկողմանումն. հանգիստ:

Recúmbent րիքը'մպէնթ ած. Բազմող, բազմական, ընկողմանեալ:

Recuperátion րիքիուփէրէ'շըն գ. Վերըստին առայումն կամ գիւտ:

To Recúr րիքը'ր բ, չ. Վերստին գալ 'ի միտ, յուշ լինել, յանդիման լինել մտաց. ապաւինիլ, ապաստան լինել:

Recúre րիքիու'ր գ. Բժշկութիւն, դարման, հնարք, ազատութիւն:

To Recúre, բ, ն. Բժշկել, ապաքինել, դարմանել. ուղղել, բառնալ. հանգուցանել:

Recúrrence, Recúrrency րիքը'րրէնս, րիքը'րրէնսի գ. Դարձ, շրջան:

Recúrrent րիքը'րրէնթ ած. Որ դառնայ կամ գայ մերձ ընդ մերձ, վերադարձ:

Recúrsion րիքը'րշըն գ. Դարձ կամ դարձումն անդրէն:

Recurvátion, Recúrvity րիքըրվէ'շըն, րիքը'րվիթի գ. Կորութիւն, յետս կորացումն:

Recúrvous րիքը'րվըս ած. Յետս կորացեալ:

Recúsant ռէքիու'զէնթ գ. Որ հրաժարի, անմիաբան, անհաւան:

To Recúse րիքիու'զ բ, չ. Հրաժարիլ, չաւանել յանձն, մերժել:

Red ռէտ ած. Կարմիր, կարմրափայլ, բոցափայլ: — -breast, կարմրալանջ (թռչուն): — -coat, զինուոր (անգղիացի): — -haired, ոսկեհեր, կարմրահեր: — -hot, հրաշէկ, հրացեալ: — -lead, նօթ, սուսր:

Redán րիտա'ն գ. Պարեւանդ կամ յենարան որմոյ 'ի զառիվայրի շինելոյ. ժանեւոր երեսք պարսպաց:

To Rédden ռէ'տտըն բ, ն. Կարմրացուցանել, շառագնել:

To Rédden, բ, չ. Կարմրիլ. շառագնիլ, շիկնիլ: [միր:

Réddish ռէ'տտիշ ած. Հարեալ 'ի կար-

Réddishness ռէ'տտիշնէս գ. Կարմրութիւն սակաւուք:

Reddítion ռէտտի'շըն գ. Հատուցումն, դարձ, փոխարէն:

Rédditive ռէ'տտիթիվ ած. Հատուցանողական, որ տայ զպատասխանին:

Réddle ռէ'տտըլ գ. Սուսր, կարմրադեղ:

Rede րիտ գ. Խրատ, ազդարարութիւն:

To Rede, բ, ն. Խրատել, ազդ առնել:

To Redeém րիտի'մ բ, ն. Փրկել, փրկանաւորել, գնել փրկանօք. ազատել, զերծուցանել, դարձուցանել. վճարել զփրկանս անձին. վճարել, հատուցանել, փոխանակել. տուժել, տուգանել. քաւել:

Redeémable րիտի'մէպըլ ած. Զոր մարթ է փրկել կամ փրկանաւորել:

Redeémableness րիտի'մէպըլնէս գ. Փրկանաւորութիւն:

Redeémer րիտի'մըր գ. Փրկիչ, կեցուցիչ, ազատիչ:

To Redelíver րիտիլի'վըր բ, ն. Վերստին ազատել կամ թող տալ:

Redelívery րիտիլի'վըրի գ. Վերստին ազատութիւն կամ թողլտուութիւն:

To Redemánd րիտիմա'նտ բ, ն. Վերստին կամ անդրէն խնդրել, պահանջել:

Redémption րիտէ'մշըն գ. Փրկագործութիւն, ազատութիւն, փրկանք:

Redémptory րիտէ'մթըրի ած. Փրկական, փրկանաց:

Rédgum ռէ'տկըմ գ. Ախտ ինչ նորածին մանկանց:

Redíntegrate րիտի'նթիկրէյթ ած. Լրացեալ, բովանդակեալ, նորոգեալ:

Redintegrátion րիտինթիկրէ'շըն գ. Նորոգութիւն, վերստին հաստատութիւն. դարձ յառաջին կարգն կամ չափն:

Rédness ռէ'տնէս գ. Կարմրութիւն, շառագնութիւն:

Rédolence, Rédolency ռէ'տօլէնս, ռէ'տօլէնսի գ. Հոտ անոյշ, բուրումն անուշից, անուշահոտութիւն:

Rédolent ռէ'տօլէնթ ած. Հոտաւէտ, անուշահոտ, քաղցր:

To Redoúble րիտը'պըլ բ, ն. Կրկնել, կըրկնապատկել. յաւելուլ, աճեցուցանել, առաւելուլ, բազմացուցանել, յաճախել:

To Redoúble, բ, չ. Կրկնիլ, կրկնապատկիլ, աճել, բազմանալ:

Redóubt, Redóut րիտա'ութ գ. Ամուրք, ամրոց, բերդ, պարիսպ, ապաստան:

Redóubtable րիտա'ութէպըլ ած. Ահեղ, ահագին, սոսկալի, անհնարին:

Redóubted րիտա'ութէտ ած. Ահեղ, ահագին, սոսկալի:

To Redóund րիտա'ունտ բ, չ. Յորդել, ա-

ռաւելուլ, զեղուլ, հոսել. հայիլ, ընծայիլ, գտանիլ, չըջիլ. ծագել, յառաջ գալ:

Redréss ռիտրէ՛ս գ. Ուղղութիւն, նորոգութիւն, դեղ, դարման, գիւրութիւն. ապաւէն, ուղղիչ:

To Redréss, բ, ն. Ուղղել, նորոգել, յարդարել, յարմարել. խրատել. դարմանել, հանգուցանել, թեթեւացուցանել: [գիչ:

Redrésser ռիտրէ՛սըր գ. Ուղղիչ, նորո-

Redréssive ռիտրէ՛սիվ ած. Ուղղիչ, դարմանիչ, խնամակալ:

Redréssless ռիտրէ՛սլէս ած. Անդարման:

Rédstreak ռէ՛տսթրիք գ. Խնձոր ինչ և օշարակ:

To Réduce ռիտիու՛ս բ, ն. Դարձուցանել յետս կամ անդրէն. վերածել, փոխել, դարձուցանել. նուաճել, հնազանդեցուցանել, ամփոփել, փակել, բովանդակել. գնել, կանգնել, հաստատել, նորոգել:

Redúcement ռիտիու՛սմէնթ գ. Վերածութիւն, փոփոխութիւն, դարձ, նուաճումն, նորոգութիւն: [ձուցիչ:

Redúcer ռիտիու՛սըր գ. Վերածիչ, դար-

Redúcible ռիտիու՛սիպըլ ած. Վերածելի, ամփոփելի:

Redúcibleness ռիտիու՛սիպըլնէս գ. Լինելն վերածելի կամ ամփոփելի:

Redúction ռիտը՛քշըն գ. Վերածութիւն, ամփոփումն:

Redúctive ռիտը՛քթիվ ած. Վերածիչ, դարձուցիչ:

Redúctively ռիտը՛քթիվլի մ. Վերածութեամբ, ամփոփելով կամ հետեւողութեամբ, յարաբերութեամբ:

Redúndance, Redúndancy ռիտը՛նտէնս, ռիտը՛նտէնսի գ. Զեղումն, յորդութիւն, առաւելութիւն, լիութիւն, անչափութիւն:

Redúndant ռիտը՛նտէնթ ած. Յորդ, առատ, զեղուն, լիալիր, թաթաղուն, անչափ. աւելորդ, աւելի:

Redúndantly ռիտը՛նտէնթլի մ. Առատապէս, լիուլի, յանչափս:

To Redúplicate ռիտիու՛փլիքէյթ բ, ն. Կրկնել, կրկնապատկել:

Reduplicátion ռիտիուփլիքէ՛յշըն գ. Կըրկնութիւն, կրկնապատկութիւն:

Redúplicative ռիտիու՛փլիքէթիվ ած. Կըրկին, կրկնական:

Rédwing ռէ՛տուինկ գ. Թռչուն ինչ:

To Ree ռի՛ բ, ն. Խարբալել:

To Reécho ռիէ՛քօ բ, չ. Արձակել արձագանգս, հնչել, հնչեցուցանել:

Reéchy ռի՛չի ած. Ծխամած, մրձոտեալ, մխամած:

Reed ռի՛տ գ. Եղէգն. եղեգնափող, սըրինգ. նետ կամ փքին եղեգնեայ:

Reéden ռի՛տըն ած. Եղեգնեայ, յեղեգանէ:

To Re-édify ռիէ՛տիֆայ բ, ն. Վերստին շինել կամ կանգնել:

Reédless ռի՛տլէս ած. Առանց եղեգան:

Reédy ռի՛տի ած. Եղեգնուտ, եղեգնալից:

Reek ռի՛ք գ. Ծուխ, մուր, շոգի, գոլորշիք. որայ, դէզ, շեղջ, կոյտ, բարդ:

To Reek, բ, չ. Ծխել, ծուխ արձակել, գոլորշի արձակել:

Reéky ռի՛քի ած. Ծխալից, ծխոտ, մխախառն, մխամած, մրոտ, սեւացեալ:

Reel ռի՛լ գ. Կարժառ:

To Reel, բ, ն. Պատատել 'ի կարժառն:

To Reel, բ, չ. Դանդաչել, դեգերիլ, գողգոջել, տատանիլ: [տրել:

To Re-eléct ռիիլէ՛քթ բ, ն. Վերստին ըն-

Re-eléction ռիիլէ՛քշըն գ. Վերստին ընտրութիւն:

To Re-embárk ռիէմպա՛րք բ, ն. Միւսանգամ 'ի նաւ մուծանել:

To Re-embárk, բ, չ. Դարձեալ 'ի նաւ մտանել:

Re-embarkátion ռիէմպարքէ՛յշըն գ. Միւսանգամ դնելն 'ի նաւ, վերստին նաւարկումն:

To Re-enáct ռիէնէ՛քթ բ, ն. Վերստին կարգել, հաստատել կամ սահմանել (զօրէնս):

To Re-enfórce ռիէնֆօ՛րս բ, ն. Վերստին զօրացուցանել կամ ամրացուցանել:

Re-enfórcement ռիէնֆօ՛րսմէնթ գ. Վերստին հաստատութիւն, կրկին ամրութիւն. զօրութիւն, օգնութիւն, զօրավիգն, օգնական զօրք:

To Re-enjóy ռիէնճօ՛յ բ, ն. Վերստին կամ անդրէն վայելել:

To Re-énter ռիէ՛նթըր բ, ն. Վերստին մտանել:

To Re-enthróne ռիէնթհրօ՛ն բ, ն. Վերստին նստուցանել յաթոռ թագաւորութեան:

Re-éntrance ռիէ՛նթրէնս գ. Վերստին կամ դարձեալ մուտք:

Reérmouse ռի՛րմաուս գ. Չղջիկ, հողամուկ: Տես Rearmouse.

To Re-estáblish ռիիսթէ՛պլիշ բ, ն. Վերստին կամ անդրէն հաստատել:

Re-estáblisher ռիիսթէ՛պլիշըր գ. Վերստին հաստատիչ:

Re-estáblishment ռիիսթէ՛պլիշմէնթ գ. Վերստին հաստատութիւն կամ կանգնումն:

Reeve ռի՛վ գ. Դատաւորապետ:

To Re-exámine ռիէկզէ՛մին բ, ն. Վերստին քննել:

To Refect ռիֆէ՛քթ բ, ն. Կազդուրել, զօրացուցանել, հանգուցանել:

Reféction ռիֆէ՛քշըն գ. Կազդուրումն,

հանգիստ, յագումն, զօրութիւն, կերակուր, սփոփումն:

Reféctory ռիֆէ՛քթըրի գ. Սեղանատուն, ճաշատուն:

To Refél ռիֆէ՛լ բ, ն. Հերքել, մերժել:

To Refér ռիֆը՛ր բ, ն. Առաքել, յղել, թողուլ. ածել, տանիլ, ընծայել, մատուցանել, վերագրել, վերաբերել:

To Refér, բ, չ. Վերաբերիլ, հայիլ, անկ լինել, պատշաճիլ. թողուլ, յանձն առնել, դիմել:

Refereé ռէֆըրի՛ գ. Միջնորդ դատաւոր, իրաւարար:

Réference ռէ՛ֆըրէնս գ. Վերաբերութիւն, յարաբերութի, անկ, հայեցուած. թողումն կամ առաքումն յայլ դատաստան:

Referéndary ռէֆըրէ՛նտըրի գ. Միջնորդ դատաւոր: [խմորել:

To Refermént ռիֆըրմէ՛նթ բ, ն. Վերստին

Referrible ռիֆը՛րրիպըլ ած. Վերաբերելի, վերածելի, անկ, անկաւոր:

To Refíne ռիֆա՛յն բ, ն. Զտել, մաքրել, սրբել. յօրինել, յարդարել, յղկել, ազնուացուցանել:

To Refíne, բ, չ. Յղկիլ, յարդարիլ. զտիլ, մաքրիլ. նրբանալ:

Refínedly ռիֆա՛յնէտլի մ. Արուեստակութեամբ, կարի խիստ նրբութեամբ:

Refínement ռիֆա՛յնմէնթ գ. Զտումն, մաքրութիւն, ողորկութիւն. կատարելութիւն, կատարելագործութիւն. նրբութի, ճարտարութիւն, արուեստակութի, սնոտի նրբութիւն:

Refíner ռիֆա՛յնըր գ. Զտիչ, մաքրիչ. կատարիչ, որ կատարելագործէ. խմաստակ, որ ցուցանէ սնոտի նրբութիւնս:

To Refít ռիֆի՛թ բ, ն. Նորոգել, վերստին կազմել կամ յարդարել:

To Refléct ռիֆլէ՛քթ բ, ն. Անդրէն դարձուցանել, ցոլացուցանել:

To Refléct, բ, չ. Անդրադարձիլ, դառնալ անդրէն, ցոլանալ. միտ դնել, ամփոփել զմիտս, խոկալ, քաջ կշռել, խորհրդածել. ստգտանել, պարսաւել, երգիծանել. լինել կամ դառնալ 'ի նախատինս, անկանիլ 'ի վերայ:

Refléctent ռիֆլէ՛քթէնթ ած. Որ անդրադառնայ կամ ցոլանայ:

Refléction ռիֆլէ՛քշըն գ. Անդրադարձութիւն, ցոլացումն. պատկեր. քննութիւն, մտադիւր խոկումն, մտածութիւն, խորհուրդ. ստգտանք, պարսաւ, երգիծանութիւն:

Refléctive ռիֆլէ՛քթիվ ած. Անդրադարձական, ցոլացուցիչ. մտախոհ, քննողական, մտադիր, քաջախոհ:

Refléctor ռիֆլէ՛քթըր գ. Քննող, մտախոհ, քաջախոհ:

Refléx ռիֆլէ՛քս ած. Անդրադարձեալ, անդրադարձական, շրջական:

Refléx, գ. Անդրադարձութիւն. խորհուրդ, մտածութիւն:

Reflexibílity ռիֆլէքսիպի՛լիթի գ. Անդրադարձութիւն, ցոլացումն, լինելն անդրադարձող կամ ցոլացող:

Refléxible ռիֆլէ՛քսիպըլ ած. Որ կարէ անդրադարձիլ կամ ցոլանալ:

Refléxive ռիֆլէ՛քսիվ ած. Մտախոհ քննողական, մտադիր:

Refléxively ռիֆլէ՛քսիվլի մ. Մտադիր խոկմամբ, քաջ կշռութեամբ:

Refloát ռիֆլօ՛թ գ. Մակընթացութիւն ծովու:

To Refloúrish ռիֆլը՛րիշ բ, ն. Վերստին [ծաղկիլ:

To Reflów ռիֆլօ՛ բ, չ. Անդրէն դառնալ կամ հոսել (ջուրց):

Reflúent ռիֆլի՛ուէնթ ած. Որ անդրէն դառնայ կամ յետս խաղայ (ջուր):

Reflúx ռիֆլը՛քս գ. Մակընթացութիւն ծովու, հոսանք ջուրց անդրէն:

Refocillátion ռիֆօսիլլէ՛շըն գ. Կազդուրումն, հաստատութիւն, հանգիստ:

Refórm ռիֆօ՛րմ գ. Նորոգութիւն, ուղղութիւն:

To Refórm, բ, ն. Վերստին կերպարանել, բարեկարգել, ուղղել, նորոգել, կրթել 'ի լաւագոյնն:

To Refórm, բ, չ. Ուղղիլ, նորոգիլ, հաստատիլ յառաջին կարգն:

Reformátion ռիֆօրմէ՛շըն գ. Նորոգութիւն, ուղղութիւն, բարձումն անկարգութեանց, բարեզարդութիւն. բարեկարգութիւն կրօնի ըստ նախնի սովորութեանց:

Refórmer ռիֆօ՛րմըր գ. Նորոգիչ, բարեզարդիչ. նորաղանդ (լուտերական կամ կալվինական):

To Refráct ռիֆրէ՛քթ բ, ն. Բեկանել կամ ընկըբեկել զճառագայթս լուսոյ:

Refráction ռիֆրէ՛քշըն գ. Բեկումն կամ բեկբեկումն ճառագայթից լուսոյ:

Refráctive ռիֆրէ՛քթիվ ած. Բեկանող ճառագայթից լուսոյ:

Réfractoriness ռէ՛ֆրէքթըրինէս գ. Անսաստութիւն, հեստութիւն, անհնազանդութիւն, յամառութիւն:

Réfractory ռէ՛ֆրէքթըրի ած. Անսաստ, ըմբոստ, ապստամբ, անհնազանդ, յամառ, կամակոր:

Réfragable ռէ՛ֆրէկէպըլ ած. Հերքելի, մերժելի, տկար, անզօր:

To Refráin ռիֆրէ՛յն բ, ն. Սանձել, նուաճել, հեռացուցանել, զգուշացուցանել:

To Refráin, բ, չ. Սանձել զինքն, հրաժարիլ, զգուշանալ, հեռանալ, ժուժկալել:

Refrangibility ռիֆրէնճիպիլիթի գ. Բեկանելութիւն կամ դիւրաբեկութիւն ճառագայթից լուսոյ:

Refrángible ռիֆրէնճիպըլ ած. Բեկանելի, դիւրաբեկ կամ բեկանուտ (ճառագայթ լուսոյ):

Refrenátion ռէֆրինէյշըն գ. Սանձումն, սանձահարութիւն:

To Refrésh ռիֆրէշ բ, ն. Հանգուցանել, կազդուրել, զօրացուցանել, սփոփել, արծարծել, քաջալերել. զովացուցանել:

Refrésher ռիֆրէշըր գ. Զովացուցիչ, զովարար:

Refréshment ռիֆրէշմէնթ գ. Հանգիստ, զբօսանք, սփոփանք, մխիթարութի, զուարճութիւն. կազդուրումն, զովացումն:

To Refrígerate ռիֆրիճէրէյթ բ, ն. Զովացուցանել, հովացուցանել:

Refrigerátion ռիֆրիճէրէյշըն գ. Զովութիւն, զովացումն:

Refrígerative, Refrígeratory ռիֆրիճէրէթիվ, ռիֆրիճէրէթըրի ած. Զովացուցիչ, զովարար:

Refrígeratory, գ. Զովացուցիչ (անօթ կամ ըմպելի):

Refrigérium ռիֆրիճէրիըմ գ. Զովութի. հանգիստ, սփոփումն:

Reft ռէֆթ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Reave բայի:

Réfuge ռէֆիուճ գ. Ապաստան, ապաստանարան, տեղի ապաւինի. ապաւինութիւն, օգնութիւն. ապաւէն, պաշտպան, օգնական. հնարք, դարման, ճար:

To Réfuge, բ, ն. Ապաւէն կամ հովանի լինել, պաշտպանել:

Refugeé ռէֆիուճի գ. Գիմեալ, ապաստանեալ, անկեալ, փախստեայ:

Refúlgence ռիֆըլճէնս գ. Փայլիւն, շողիւն, շողշողիւն:

Refúlgent ռիֆըլճէնթ ած. Փայլուն, շողշողուն, լուսափայլ, լուսաճաճանչ:

To Refúnd ռիֆընտ բ, չ. Հեղուլ 'ի վերայ, ծաւալել, սփռել. յետս դարձուցանել, հատուցանել անդրէն, վճարել:

Refúsal ռիֆիուզըլ գ. Հերքումն, մերժումն, հրաժարումն. ազատութիւն, ընտրութիւն:

To Refúse ռիֆիուզ բ, ն. Մերժել, չկամիլ, ոչ հաւանիլ, ոչ ընդունել. հրաժարիլ, թողուլ, խոյս տալ, փախչել:

To Refúse, բ, չ. Հրաժարիլ, չառնուլ յանձն, ոչ տալ:

Réfuse ռէֆիուս ած. Խոտան, անարգ, անպիտան, աւելորդ, ընկեցիկ:

Réfuse, գ. Մնացորդ, մնացուած, խոտան կամ անպիտան ինչ, գիրտ, մրուր. սինլքոր:

Refúser ռիֆիուզըր գ. Մերժող, անարգող:

Refútal ռիֆիութըլ գ. Մերժումն, հերքումն:

Refutátion ռէֆիութէյշըն գ. Հերքումն, մերժումն, ընդդիմաբանութիւն:

To Refúte ռիֆիութ բ, ն. Հերքել, մերժել, խոտել, սուտ ցուցանել, յանդիմանել, յաղթահարել:

To Régain ռիկէյն բ, ն. Վերստին շահիլ, կրկին ստանալ, միւսանգամ 'ի ձեռս բերել:

Régal ռիկըլ ած. Թագաւորական, արքայական, արքունի, արքայավայել:

Régal, գ. Նուագարան ինչ նման երգեհոնի:

Regále ռիկէյլ գ. Արտօնութիւն կամ ազատութիւն արքայական:

Regále, գ. Խնջոյք, կոչունք, խրախութիւն սեղանոյ:

To Regále, բ, ն. Խնջոյս տալ, խրախ առնել, զուարթացուցանել, շնորհս առնել, պարգևս տալ:

Regálement ռիկէյլմէնթ գ. Խնջոյք, խրախութիւն, ուրախութիւն, պարգև:

Regália ռիկէլիա գ. Նշան արքայական:

Regálity ռիկէլիթի գ. Թագաւորութի, արքայութիւն, թագաւորական իշխանութի:

Regárd ռիկարտ գ. Ակնածութիւն, մեծարանք, փոյթ, զգուշութիւն. նշան, գերազանցութիւն, առաւելութիւն. սակ, համար, պատճառ. յարաբերութիւն, հայեցուած, տեսիլ, տեսութիւն. պահպանութիւն, դիտողութիւն:

To Regárd, բ, ն. Ակնածել, մեծարել, մեծ ինչ դրել, առ պատուականս ունել. հայել, դիտել, զննել. նկատել, միտ դնել, պատկառ կալ. պահել, զգուշանալ, անձնապահ լինել, խնայել, անխայել. հայել ընդ, հանդիպահայեաց լինել:

Regárdable ռիկարտէպըլ ած. Զննելի, դիտելի. յարգոյ, երևելի, նշանաւոր:

Regárder ռիկարտըր գ. Դէտ, պահապան, վերակացու:

Regárdful ռիկարտֆուլ ած. Մտադիր, զգուշաւոր, փոյթ, մեծարու:

Regárdfully ռիկարտֆուլլի մ. Մտադրութեամբ, զգուշութեամբ, խնամով, ուշի ուշով. յարգութեամբ, պատկառանօք:

Regárdless ռիկարտլէս ած. Անմտադիր, անզգոյշ, անհոգ, անփոյթ:

Regárdlessly ռիկարտլէսլի մ. Յանզգոյշս, յանհոգս:

Regárdlessness ռիկարտլէսնէս գ. Անզգուշութիւն, անհոգութի, անմտադրութի:

Régency —րէճընսի գ. Իշխանութի՛, կառավարութիւն. իշխանութիւն կամ կառավարութիւն փոխանորդի. առժամն իշխանութի՛ փոխանորդի. տեղակալք արքայի:

Regénerate —րէճէնըրէյթ ած. Վերստին բուսեալ կամ արտադրեալ. վերածնեալ:

To Regénerate, բ, ն. Վերստին բուսուցանել կամ արտադրել. վերածնել:

Regénerateness —րէճէնըրէյթնէս գ. Վերածնութիւն, նորածնութիւն:

Regenerátion —րէճէնըրէշըն գ. Վերածնութիւն, նորածնութի՛, վերստին ծնունդ:

Régent —րէճընթ ած. Կառավար, վարիչ, առաջնորդական. փոխան կառավար:

Régent, գ. Կառավար, իշխան, տէր, առաջնորդ. փոխանորդ վարչի, խնամակալ տէրութեան:

Régentship —րէճընթշիփ գ. Իշխանութի՛ կառավարչի. կարգեալ կառավարութիւն, իշխանութիւն փոխանորդի:

Regerminátion —րէճըրմինէշըն գ. Ընձիւղումն, բողբոջ:

Régible —րէճիպըլ գ. Կառավարելի, ուղղելի:

Régicide —րէճիսայտ գ. Արքայասպան. արքայասպանութիւն:

Régimen —րէճիմէն գ. Զգուշութիւն կամ դարման հիւանդի ըստ կարգադրութեան բժշկի:

Régiment —րէճիմէնթ գ. Կառավարութի՛, իշխանութիւն. գունդ զօրաց:

Regiméntal —րէճիմէնթէլ ած. Գնդի զօրաց:

Région —րէճըն գ. Նահանգ, գաւառ, երկիր, աշխարհ, սահման, կողմն, տեղի, վայր. վիճակ, ստացուած. խորք (սրտի):

Régister —րէճիսթըր գ. Արձանագրութի՛ք, դիւան հասարակաց, մատեանք, տումար, ցուցակ. դիւանադպիր, դիւանագիր, ատենադպիր:

To Régister, բ, ն. Գրել 'ի դիւանի, արձանագրել. անցուցանել 'ի ցուցակ, դասակարգել:

Régistry —րէճիսթրի գ. Արձանագրութի՛. դիւան. կարգ յիշատակաց, յիշատակարան, արձանագրութիւնք:

Réglet —րէկլէթ գ. Գիծ ('ի կատարածի գլխոց). քանոն փոքրիկ. քանոն 'ի ցանկել գրոշմելի էջս:

Régnant —րէկնընթ ած. Որ թագաւորէ, թագաւորեալ. իշխեցող, զօրացեալ, տիրեալ, տիրապետեալ:

To Regórge —րիկօրճ բ, ն. Փսխել, ժայթքել. դժուարաւ կլանել. վերստին կլանել:

To Regráft —րիկրէֆթ բ, ն. Կրկին կամ վերստին պատուաստել:

To Régrant —րիկրէնթ բ, ն. Վերստին կի՛ դարձեալ շնորհել:

To Regráte —րիկրէյթ բ, ն. Վնասել, մեղանչել, հարկանել, խայթել. մանուն կամ հնոտիս վաճառել:

Regráter —րիկրէյթըր գ. Մանրավաճառ, հնավաճառ, ընդավաճառ:

Regreét —րիկրիթ գ. Փոխարէն կամ անդրադարձ ողջոյն:

To Regreét, բ, ն. Վերստին կամ անդրէն ողջունել:

Regréss —րիկրէս գ. Ելք, դարձ անդրէն:

Regréssion —րիկրէշըն գ. Դարձ անդրէն:

Regrét —րիկրէթ գ. Զեղջ, ապաշաւ, ցաւ. վիշտ, նեղութիւն, տրտմութիւն. ատելութիւն, ընդդիմութիւն, դժուարութի՛:

To Regrét, բ, ն. Զղջանալ, ապաշաւել, ցաւիլ. նեղիլ, դժուարիլ:

Reguérdon —րիկէրտըն գ. Վարձ, փոխարէն, արխաւր:

To Reguérdon, բ, ն. Փոխարինել, վարձս հատուցանել:

Régular —րէկիուլըր գ. Կրօնաւոր:

Régular, ած. Կանոնաւոր, կանոնական, ըստ կանոնի. կանոնապահ. հաւասար:

Regulárity —րէկիուլէրիթի գ. Կանոնաւորութիւն, ուղղութիւն, ճշդութիւն. կարգ, կանոն, եղանակ:

Régularly —րէկիուլըրլի մ. Ըստ կանոնի, ըստ կարգի, ըստ օրինի, ճշդիւ, համապաղորդ:

To Régulate —րէկիուլէյթ բ, ն. Կանոնել, կարգել, կարգաւորել. ուղղել, կառավարել:

Regulátion —րէկիուլէշըն գ. Կարգադրութիւն, կանոնաւորութիւն, կարգ, կանոն:

Regulátor —րէկիուլէթըր գ. Կանոնիչ, կանոնադիր, կառավար:

Régulus —րէկիուլըս գ. Զտագոյն մասն հրահալելեաց:

To Regúrgitate —րիկըրճիթէյթ բ, ն. Զեղուլ, հոսել անդրէն, մղել, տարածել:

To Regúrgitate, բ, չ. Զեղուլ, յորդել, հոսել անդրէն, տարածիլ:

Regurgitátion —րիկըրճիթէշըն գ. Զեղումն, հոսումն, յորդութիւն, տատանելութիւն, ելք 'ի վեր:

To Reheár —րիհիր բ, ն. Լսել կամ ունկնդիր լինել վերստին:

Reheársal —րիհէրսըլ գ. Երկրորդումն կամ կրկնումն բանից. փորձ բանից. պատմութիւն, արտասանութիւն, ճառ:

To Reheárse —րիհէրս բ, ն. Երկրորդել կամ կրկնել զբանն. պատմել, ճառել, արտասանել, հնչել. փորձել կամ երկրորդել յառաջագոյն:

To Rejéct —րիճէքթ բ, ն. Մերժել, 'ի բաց ընկենուլ. մերժել յերեսաց, հերքել, ա-

նարդել. հրաժարիլ, 'ի բաց թօթափել, չառնուլ յանձն:

Rejéction —րիճէ՛քշըն գ. Մերժումն, արտաքսումն:

Reígle —րէ՛յկըլ գ. Խուռոչ, փորոք, առուակ:

Reign —րէյն գ. Թագաւորութիւն, արքայութիւն. իշխանութիւն, տէրութիւն:

To Reign, բ, չ. Թագաւորել. տիրել, իշխել, զօրանալ:

To Reimbódy —րիիմպօ՛տի բ, չ. Մխանալ վերստին:

To Reimbúrse —րիիմպը՛րս բ, ն. Վճարել անդրէն. ընդունել զծախեալ դրամն կամ զփոխարէնն:

Reimbúrsement —րիիմպը՛րսմէնթ գ. Վճարումն, հատուցումն:

To Reimprégnate —րիիմփրէ՛կնէյթ բ, ն. Վերստին տոգորել կամ լնուլ:

Reimpréssion —րիիմփրէ՛շըն գ. Կրկին տպաւորութիւն:

Rein —րէյն գ. Երասան, երասանակ, սանձ. կառավարութիւն: To give, to let loose the –s, արձակել զսանձն, թողուլ տալ, ընդարձակել:

To Rein, բ, ն. Ուղղել երասանակաւ, սանձել, սանձահարել, զսպել, նուաճել:

Reins —րէյնզ գ. Երիկամունք:

To Reinsért —րիինսը՛րթ բ, ն. Մուծանել կամ ագուցանել վերստին:

To Reinspíre —րիինսփա՛յր բ, ն. Շնչել կամ ազդել վերստին:

To Reinstál —րիինսթօ՛լ բ, ն. Կացուցանել կամ հաստատել վերստին, անդրէն բարձրացուցանել:

To Reinstáte —րիինսթէ՛յթ բ, ն. Վերստին կարգել կամ կայուցանել, անդրէն հաստատել կամ դարձուցանել, նորոգել:

To Réintegrate —րիի՛նթիկրէյթ բ, ն. Վերստին հաստատել, նորոգել, դարձուցանել յառաջին կարգն կամ չափն:

To Reinvést —րիինվէ՛սթ բ, ն. Վերստին հաստատել 'ի վիճակն առաջին:

To Rejóice —րիճօ՛յս բ, չ. Ուրախանալ, խնդալ. բերկրիլ, վայելել:

To Rejóice, բ, ն. Ուրախացուցանել, զուարճացուցանել, բերկրեցուցանել:

Rejóicer —րիճօ՛յսըր գ. Խնդացող, որ ցնծայ կամ զուարճանայ:

To Rejóin —րիճօ՛յն բ, ն. Վերստին յարել կամ միաւորել. վերստին գտանել, հանդիպել կամ ընդառաջ ելանել:

To Rejóin, բ, չ. Տալ պատասխանի անդրէն, յաւելուլ տալ:

Rejóinder —րիճօ՛յնտըր գ. Կրկնումն բանի. պատասխանի:

Rejólt —րիճօ՛լթ գ. Ցնցիւն, շարժումն, տատանումն, սասանութիւն:

Reit —րէյթ գ. Բոյս ինչ ծովային:

To Reíterate —րիի՛թըրէյթ բ, ն. Կրկնել, երկրորդել:

Reiterátion —րիիթըրէ՛յշըն գ. Կրկնութիւն, երկրորդութիւն:

To Rejúdge —րիճը՛ճ բ, ն. Վերստին դատել, փորձել կամ քննել:

To Rekíndle —րիքի՛նտըլ բ, ն. Վերստին վառել կամ բորբոքել:

Relápse —րիլէ՛փս գ. Վերստին անկումն 'ի մոլորութիւն կամ 'ի հիւանդութիւն:

To Relápse, բ, չ. Վերստին անկանիլ կամ անկեալ գտնիլ. դարձեալ սխալիլ կամ վրիպել:

To Reláte —րիլէ՛յթ բ, ն. Պատմել, ճառել, յառաջ բերել. յարաբերել. նմանեցուցանել. վերածել, վերաբերել, դարձուցանել, հաստատել:

To Reláte, բ, չ. Հայիլ, վերաբերիլ, յարաբերիլ, պատշաճիլ: [բան:

Reláter —րիլէ՛յթըր գ. Պատմիչ, պատմա-

Relátion —րիլէ՛յշըն գ. Յարաբերութիւն, վերաբերութիւն, առնչութիւն. համեմատութիւն, յարմարութիւն, նմանութիւն, միաբանութիւն. ազգակցութիւն, ընտանութիւն, մերձաւորութիւն. ազգական, մերձաւոր. պատմութիւն, բան, լուր:

Rélative —րէ՛լըթիվ ած. Առնչական. յարաբերական. առանձին, սեպհական:

Rélative, գ. Ազգական, մերձաւոր. յարաբերական դերանուն. յարաբերող:

Rélatively —րէ՛լըթիվլի մ. Բաղդատութեամբ, յարաբերութեամբ, առ:

Rélativeness —րէ՛լըթիվնէս գ. Ունելն յարաբերութիւն:

To Reláx —րիլէ՛քս բ, ն. Թուլացուցանել, թողացուցանել. թեթեւացուցանել, մեղմել. տկարացուցանել. հանգուցանել, սփոփել, կազդուրել. բանալ, արձակել, լուծանել:

To Reláx, բ, չ. Թուլանալ, թողանիլ, իջանել, մեղմանալ:

Relaxátion —րէլէքսէ՛յշըն գ. Թուլութիւն, տկարութիւն, նուաղումն, թուլացումն. հանգիստ, ընդարձակութիւն, պարապ, դադարումն:

Reláy —րիլէ՛յ գ. Պահակափոխութիւն երիվարաց ճանապարհային:

Releáse —րիլի՛ս գ. Ազատութիւն, ընդարձակութիւն. ներումն, թողութիւն. թեթեւութիւն. մուրհակ թողութեան կամ ազատութեան պարտեաց:

To Releáse, բ, ն. Ազատել, ազատ առնել, ընդարձակել, լուծանել. ազատ կա-

ցուցանել, թողուլ, ներել. զերծուցանել. թողացուցանել, մեղմել:

To Rélegate ռէլիկէյթ բ, ն. Արտաքսահմանել, աքսորել:

Relegátion ռէլիկէ՛յշըն գ. Արտաքսահմանութիւն, աքսոր:

To Relént րիլէ՛նթ բ, չ. Կակղանալ, թուլնալ, մեղմանալ, տեղի տալ. խոնարհանալ, տամկանալ, լուծանիլ. թողանալ, ընդարձակիլ. զիջանիլ, 'ի գութ շարժիլ:

To Relént, բ, ն. Թուլացուցանել, խջուցանել. քաղցրացուցանել, մեղմացուցանել, կակղել:

Reléntless րիլէ՛նթլէս ած. Անգութ, խիստ, անկարեկից. անզիջանելի:

Rélevant ռէ՛լիվէնթ ած. Թեթեւացուցիչ, բարձող:

Relevátion ռէլիվէ՛յշըն գ. Ամբարձումն, կանգնումն:

Relíance րիլա՛յէնս գ. Վստահութիւն, յոյս, ապաւինութիւն:

Rélic ռէ՛լիք գ. Նշխար, մնացուած, մնացորդ, կտոր. դի. մարմին կամ մասունք սրբոց:

Rélict ռէ՛լիքթ գ. Այրի, այրի կին:

Reliéf րիլի՛ֆ գ. Բաջալերութիւն, մխիթարութիւն, խրախոյս, կանգնումն, ազատութիւն. օգնութի, նպաստ, զօրավիգն. քանդակ ցցուեալ. պահակափոխութիւն պահապան զինուորաց:

Reliévable րիլի՛վէպլ ած. Որում մարթ է ձեռն տալ կամ օգնել:

To Reliéve րիլի՛վ բ, ն. Բաջալերել, մխիթարել, սփոփել, կանգնել, զօրացուցանել. օգնել, ձեռն տալ, զօրավիգն լինել. փոխանել զպահապան զինուորս. ամբառնալ, երեւեցուցանել, յանդիման առնել:

Reliéver րիլի՛վըր գ. Բարձող, քաջալեր, զօրավիգն:

Reliévo րիլի՛վօ գ. Ելունդն քանդակի, քանդակ ցցուեալ. գարեւանդ, կարկառեալ երեւոյթ ('ի պատկերս):

To Relíght րիլա՛յթ բ, ն. Վերստին լուսաւորել կամ լուցանել:

Relígion րիլի՛ճըն գ. Կրօն, պաշտօն Աստուծոյ, դէն, հաւատք. բարեպաշտութի, աստուածպաշտութիւն. կրօն կամ կարգ կրօնաւորաց:

Relígionist րիլի՛ճընիսթ գ. Կարի խիստ կրօնասէր, նախանձայոյզ խնքնակամ կրօնից:

Relígious րիլի՛ճըս ած. Բարեպաշտ, աստուածապաշտ, երկիւղած, պաշտօնասէր. կրօնական, աստուածպաշտութեան. կրօնաւոր, միանձն. կրօնաւորական, միակեցական. ճիշդ, անվրէպ:

Relígiously րիլի՛ճըսլի գ. Բարեպաշտութեամբ, երկիւղածութեամբ. ճշգիւ, անվրէպ:

Relígiousness րիլի՛ճըսնէս գ. Կրօնասիրութիւն, աստուածպաշտութիւն:

To Relínquish րիլի՛նքուիշ բ, ն. Թողուլ, լքանել. տեղի տալ, հրաժարիլ. յանձնել, տալ 'ի ձեռս:

Relínquishment րիլի՛նքուիշմէնթ գ. Թողումն, հրաժեշտ, հրաժարումն:

Rélish ռէ՛լիշ գ. Համ, ճաշակ. ախորժ, ախորժակ. ճաշակաւորութիւն, քիմք. քաղցրութիւն, հեշտութիւն, հաճոյի. կերպ, եղանակ:

To Rélish, բ, ն. Տալ դհամ, քաղցրացուցանել. առնուլ զճաշակ, ախորժել, սիրել, հաճիլ:

To Rélish, բ, չ. Ախորժ կամ ախորժական լինել, համեղանալ, քաղցրանալ, ախորժ ընծայիլ, ունել զճաշակ:

Rélishable ռէ՛լիշէպլ ած. Ախորժ, ախորժակ, քաղցր, համեղ, անոյշ:

Relúcent րիլի՛ուսէնթ ած. Փայլուն, պայծառ, շողշողուն, թափանցիկ, մաքուր:

To Relúct րիլը՛քթ բ, չ. Դիմամարտիլ, ընդդէմ դառնալ, հակառակիլ, ոչ հաճիլ:

Relúctance, Relúctancy րիլը՛քթէնս, րիլը՛քթէնսի գ. Դիմամարտութիւն, հակառակութիւն, դժկամակութիւն, ճիգն, բռնութիւն:

Relúctant րիլը՛քթէնթ ած. Ակամայ, բռնի, դժկամակ, դիմամարտ, ընդդէմ:

To Relúctate րիլը՛քթէյթ բ, չ. Դիմամարտիլ, ընդդիմանալ, հակառակել:

Reluctátion րիլըքթէ՛յշըն գ. Դիմամարտութիւն, ընդդիմութիւն, հակառակութիւն, դժուարութիւն, դժկամակութի:

To Relúme րիլի՛ում բ, ն. Վառել կամ լուցանել վերստին:

To Relúmine րիլի՛ումին բ, ն. Վառել, լուցանել, լուսաւորել կամ պայծառացուցանել վերստին:

To Rely՛ րիլա՛յ բ, չ. Յենուլ, հաստատիլ, դնել զյոյս իւր, վստահ լինել, ապաւինիլ, վստահանալ, վստահիլ:

Remáin րիմէ՛յն գ. Մնացորդ, մնացուած, նշխար. դի. կայան, բնակութիւն:

To Remáin, բ, ն. Մնալ, սպասել:

To Remáin, բ, չ. Մնալ, յաւելուլ. մնալ անել, յարանալ. մնալ կամ լինել ուրեք, ագանել:

Remáinder րիմէ՛յնտըր գ. Մնացորդ, յաւելուած, նշխար, առաւելն. դի, դիակն:

Remáinder, ած. Մնացորդ, մնացեալ, թողեալ, առաւելեալ, յաւելեալ:

To Remáke րիմէ՛յք բ, ն. Վերստին առնել կամ յօրինել, նորոգել:

To Remánd ռիմա́նտ բ, ն. Յետս առա_քել, կոչել, դարձուցանել: [ցուած:
Rémanent ռէ́միընընթ գ. Մնացորդ, մնա_
Remárk ռիմա́րք գ. Նշան, նշանակ, դի_տողութիւն, ծանօթութիւն:
To Remárk, բ, ն. Դիտել, զննել, 'ի միտ առնուլ, նշանակել. ուշել, ցուցանել, յայտնել:
Remárkable ռիմա́րքէպըլ ած. Դիտելի, արժանի քննութեան. երևելի, նշանաւոր, կարևոր:
Remárkableness ռիմա́րքէպըլնէս գ. Երե_ւելիութիւն, կարևորութիւն, մեծութիւն:
Remárkably ռիմա́րքէպլի մ. Երևելի կամ նշանաւոր իմն օրինակաւ, մեծապէս, յայտ_նապէս:
Remárker ռիմա́րքըր գ. Դիտող, որ 'ի միտ առնու, որ քննէ կամ նշանակէ:
Remédiable ռիմի́տիէպըլ ած. Բուժելի, բժշկելի, հնարաւոր:
Remédiate ռիմի́տիէթ ած. Բժշկական, օգտակար, առողջարար:
Remédiless ռէմի́տիլէս ած. Անբժշկելի, անբուժելի, անդարման, անդարմանելի, անհնարաւոր:
Remédilessness ռէմի́տիլէսնէս գ. Ան_բուժութիւն, անհնարաւորութիւն:
Rémedy ռէ́միտի գ. Դեղ, դարման, բժըշ_կութիւն, հնար:
To Rémedy, բ, ն. Բժշկել, դարմանել, դեղ կամ դարման մատուցանել, զդէմ առնել:
To Remémber ռիմէ́մպըր բ, ն. Յիշել, յի_շատակել. ունել 'ի մտի, ոչ մոռանալ. յի_շեցուցանել. ողջունել:
Remémberer ռիմէ́մպըրըր գ. Յիշեցուցիչ, յիշեցուցանող:
Remémbrance ռիմէ́մպրէնս գ. Յիշատակ, յիշումն, յիշատակութիւն. յիշելիք. յի_շատակարան. յիշողութիւն, ուշ, միտք:
Remémbrancer ռիմէ́մպրէնսըր գ. Յիշե_ցուցիչ, ազդարար, խրատիչ. խորհրդական:
To Remércie ռիմէ́րսի բ, ն. Շնորհս մա_տուցանել կամ առնել:
To Rémigrate ռէ́միկրէյթ բ, չ. Չուել կամ դառնալ անդրէն, դարձ առնել:
Remigrátion ռէմիկրէ́շըն գ. Դարձ անդրէն:
To Remínd ռիմա́յնտ բ, ն. Յուշ առնել, յիշեցուցանել:
Reminíscence ռէմինի́սէնս գ. Յիշումն, յիշողութիւն, յիշատակ:
Reminiscéntial ռէմինիսէ́նշէլ ած. Յի_շողական:
Remíss ռիմի́ս ած. Թոյլ, ակար, նուաղ. հեղգ, դանդաղ, անփոյթ, անհոգ. մեղկ, մեղմ:

Remíssible ռիմի́սիպըլ ած. Թողլի, նե_րելի:
Remíssion ռիմի́շըն գ. Թուլութիւն, զի_ջումն, նուաղութիւն. ընդարձակութիւն, հանգիստ, դադարումն. թողումն, ներումն:
Remíssly ռիմի́սլի մ. Թուլութբ, հեղ_գութեամբ. մեղմով:
Remíssness ռիմի́սնէս գ. Թուլութիւն, հեղգութիւն, դանդաղութիւն:
To Remít ռիմի́թ բ, ն. Թողացուցանել, թուլացուցանել, նուազեցուցանել. թո_ղուլ, ներել, շնորհել, արձակել. յանձն առնել, ապաստան առնել. տալ 'ի ձեռս, մատնել. անցուցանել կամ փոխանցել ըզ_դրամս, դրամափոխ լինել. դարձուցանել անդրէն, վերստին հաստատել:
To Remít, բ, չ. Թուլանալ, թողանիլ, զիջանիլ, մեղմանալ, նուազիլ, պակասիլ:
Remítment ռիմի́թմէնթ գ. Վերստին դարձ 'ի բանտ:
Remíttance ռիմի́թթէնս գ. Փոխանցումն դրամոց դրամափոխութեամբ. դրամք փո_խանցեալ դրամափոխութեամբ:
Remítter ռիմի́թթըր գ. Դրամափոխ, որ անցուցանէ դրամս դրամափոխութեամբ. որ փոխանցէ:
Rémnant ռէ́մնէնթ ած. Մնացորդ, նըշ_խար, մնացեալ, յաւելեալ:
Remólten ռիմո́լթըն ած. Վերստին զան_գեալ կամ շաղեալ:
Remónstrance ռիմո́նսթրէնս գ. Ցուցումն, յայտնութիւն. փաստ, ապացոյց:
To Remónstrate ռիմո́նսթրէյթ բ, չ. Ցու_ցանել, իմացուցանել, յայտ առնել:
Rémora ռէ́մօրէ գ. Խափան, խոչ, ար_գել. նաւակալ, էքինէիս (ձուկն):
To Rémorate ռէ́մօրէյթ բ, ն. Արգելուլ, խափանել, ունել:
Remórse ռիմո́րս գ. Խէթ, ըստգտանք, տագնապ, խայթ խղճի մտաց. գութք, կա_րեկցութիւն, ցաւ:
Remórseful ռիմո́րսֆուլ ած. Ողորմ, գը_թոտ, կարեկից, ցաւակից:
Remórseless ռիմո́րսլէս ած. Անխիղճ, անգութ, անողորմ:
Remóte ռիմո́թ ած. Հեռաւոր, բացա_կայ, բացատ. մեկնեալ, վերացուցեալ. օ_տար, արտաքին:
Remótely ռիմո́թլի մ. Հեռապէս, 'ի հե_ռուստ, 'ի բացեայ:
Remóteness ռիմո́թնէս գ. Հեռաւորու_թիւն, բացակայութիւն:
Remótion ռիմո́շըն գ. Հեռացումն, ան_ջատումն, հեռաւորութիւն:
Remóvable ռիմո́վէպըլ ած. Զոր մարթ է հեռացուցանել կամ բառնալ:

Remóval ռիմուվըլ գ. Հեռացուցանելն. բարձումն. հրաժեշտ, հրաժարումն, մերժումն. հեռացումն, անջատումն:

Remóve ռիմուվ գ. Փոխումն, զարձ անդրէն. շարժումն, յառաջ խաղացումն. փոփոխումն, փոխադրութիւն. մեկնումն, անջատումն, հեռացումն. քայլափոխ, աստիճան. անջրպետ, հեռաւորութիւն:

To Remóve, բ, ն. Հեռացուցանել, մերժել, անջատել, 'ի բաց տանիլ. փոխել, գարձուցանել: [խիլ, գաղթել:

To Remóve, բ, չ. Հեռանալ, մեկնիլ. փոխիլ, գաղթել:

Remóved ռիմուվտ ած. Հեռաւոր, բացակայ, հեռացեալ, անջատեալ:

Remóvedness ռիմուվէտնէս գ. Հեռաւորութիւն, բացակայութիւն:

Remóver ռիմուվըր գ. Որ հեռացուցանէ կամ 'ի բաց տանի:

To Remóunt ռիմաունթ բ, չ. Վերստին ելանել 'ի վեր կամ բարձրանալ:

Remúnerable ռիմիունէրէպըլ ած. Վարձատրելի, արժանի վարձուց:

To Remúnerate ռիմիունէրէյթ բ, ն. Վարձատրել, փոխարինել, տալ զորինուրն:

Remunerátion ռիմիունէրէյշըն գ. Վարձատրութիւն, փոխարէն, հատուցումն:

Remúnerative ռիմիունէրէթիվ ած. Վարձատրիչ, հատուցանող:

To Remúrmur ռիմըրմըր բ, ն. Հնչեցուցանել, թնդացուցանել:

To Remúrmur, բ, չ. Հնչել, թնդալ:

Rénard ռէնէրտ գ. Աղուէս:

Renáscent ռինէսսէնթ ած. Վերաբուսեալ, նորաբոյս, նորածին, նորածնեալ:

Renáscible ռինէսսիպըլ ած. Որում մարթ է վերստին բուսանիլ կամ ծնանիլ:

To Renávigate ռինէվիկէյթ բ, ն. Վերըստին նաւարկել:

Rencóunter ռէնքաունթըր գ. Հարուած, բաղխումն. կռիւ, ճակատամարտ. նախամարտութիւն, խաղ մարտի. յանկարծ պատահումն միմեանց, մարտ անակնկալ:

To Rencóunter, բ, չ. Ընդհարկանիլ, բաղխիլ. յանկարծ պատահել միմեանց. կռուիլ, հարկանել կամ բաղխել զմիմեանս:

To Rend ռէնտ բ, ն. Ճեղքել, պատառել, հերձանել, բաժանել, հատանել:

Rénder ռէնտըր գ. Պատառող, հերձանող:

Rénder, գ. Անձնատուր լինելն, զիջումն, պարտութիւն:

To Rénder, բ, ն. Հատուցանել, վճարել, տալ վերստին. փոխարինել, տալ ըզտրիտուրն. առնել պատասխանի. յանդիման առնել, երեւեցուցանել. թարգմանել, յեղուլ. տալ 'ի ձեռս, անձնատուր լինել, յանձնել. տալ, ընծայել, մատուցանել:

Réndezvous ռէնտէվու գ. Ժողով, գումար, հաւաքումն. Ժամադրութիւն. Ժամադրեալ սահմանեալ ժողովարան:

To Réndezvous, բ, չ. Գտանել զմիմեանս 'ի ժամադրեալ տեղին, հաւաքիլ, ժողովիլ, գալ 'ի միասին:

Rendítion ռէնտիշըն գ. Լինելն անձնատուր, խոստովանիլն զպարտութիւն:

Renegáde, Renegádo ռէնիկէյտ, ռէնիկէյտօ գ. Ուրացող, ուրացեալ. ապստամբ, ընդվզեալ, զէնընկէց, փախստեայ առ թըշնամիս:

To Renége ռինիճ բ, ն. Ուրանալ, ժխտել, 'ի բաց կալ, չառնուլ յանձն:

To Renéw ռինիու բ, ն. Նորոգել, անդրէն հաստատել. զօրացուցանել. դարձեալ սկսանիլ, դառնալ վերստին:

Renéwable ռինիուէպըլ ած. Նորոգելի:

Renéwal ռինիուէլ գ. Նորոգութիւն:

Renítency ռինայթէնսի գ. Դիմադարձութիւն, դիմամարտութիւն:

Renítent ռինայթէնթ ած. Դիմադարձ, դիմամարտ, ընդդիմահար:

Rénnet ռէննէթ. Տես Runnet.

Rénnet, Rennéting ռէննէթ, ռէննէթինկ գ. Դշխոյախնձոր:

To Rénovate ռէնօվէյթ բ, ն. Նորոգել, վերստին հաստատել:

Renovátion ռէնօվէյշըն գ. Նորոգումն, անդրէն հաստատութիւն:

To Renóunce ռինաունս բ, ն. Թողուլ, ուրանալ, չառնուլ յանձն. հրաժարիլ, թողուլ:

To Renóunce, բ, չ. Հրաժարիլ:

Renóuncement ռինաունսմէնթ գ. Հրաժարումն, հրաժեշտ:

Renówn ռինաուն գ. Համբաւ, անուն, հռչակ:

To Renówn, բ, ն. Համբաւել, գովել, հռչակել, հռչակ հարկանել:

Renówned ռինաունտ ած. Համբաւեալ, հռչակաւոր, անուանի, երեւելի:

Rent ռէնթ գ. Պատառուած, ճեղքուած, հերձուած, բաժանումն:

To Rent, բ, ն. Պատառել, հերձանել: Տես to Rend.

To Rent, բ, չ. Աղաղակել, գոչել, ձայն արձակել:

Rent, գ. Եկամուտ, մուտք. վարձ:

To Rent, բ, ն. Վարձել, առնել 'ի վարձու, վարձկանել. տալ 'ի վարձու:

Réntable ռէնթէպըլ ած. Վարձելի:

Réntal ռէնթէլ գ. Հաշիւ եկամտից:

Rénter ռէնթըր գ. Վարձուոր:

Renvérsed ռէնվէրսթ ած. Տապալեալ, կործանեալ:

Renunciátion ռինընշիէ՛յշըն գ. Հրաժարումն, հրաժեշտ։

To Reobtáin ռիօպթէ՛յն բ, ն. Վերստին ստանալ։

To Reóccupy ռիօ՛քքիուփայ բ, ն. Վերստին ունել, դարձեալ գրաւել։

To Reópen ռիօ՛փն բ, ն. Միւսանգամ բանալ։

To Reordáin ռիօրտէ՛յն բ, ն. Վերստին կարգաւորել, կրկին յարդարել։

Reordinátion ռիօրտինէ՛յշըն գ. Վերստին կարգաւորութիւն։

To Repácify ռիփէ՛սիֆայ բ, ն. Վերստին խաղաղացուցանել կամ հանդարտել։

Repáir ռիփէ՛յր գ. Բեգեկ, նորոգութի՛ւն, ամրութիւն, հնար, դարման, ճարակ։

To Repáir, բ, ն. Կազմել զբեգեկ, վերստին շինել, նորոգել. դարման մատուցանել, հնարս հնարել, վճարել զտոյժ վնասուն. լնուլ զպակասութի՛ւն կամ զանզլի՛ւ, խրամակարկատ առնել։

Repáir, գ. Երթ, գնացք, դարձ. պատըսպարութիւն, պաշտպանութիւն։

To Repáir, բ, չ. Պատսպարիլ, պաշտպանիլ, երթալ, գնալ, դառնալ։ [նիչ։

Repáirer ռըփէ՛յրըր գ. Նորոգիչ, դարմա-

Repándous ռիփէ՛նտըս ած. Ի վեր կոյս կորացեալ կամ թեքեալ։

Réparable ռէ՛փէրէպլ ած. Վերստին ստանալի, նորոգելի, դարմանելի. հատուցանելի, տուժելի։

Réparably ռէ՛փէրէպլի մ. Հնարիւք, դարման մատուցանելով, հատուցանելով, լնլով զպակասութիւնն։

Reparátion ռէփէրէ՛յշըն գ. Նորոգութի՛ւն, բեգեկ. դեղ, դարման, հնար, ամրութի՛ւն, պատսպարութիւն. հատուցումն, վճար, տոյժ, տուգանք։

Repárative ռիփէ՛րէթիվ գ. Նորոգիչ, դարմանիչ։

Reparteé ռէփէրթի՛ գ. Առ ձեռն պատրաստ կամ ճարտար պատասխանի։

To Reparteé, բ, չ. Անդէն տալ զպարտանի պատասխանին։

To Repáss ռիփէ՛ս բ, ն. Վերստին անցանել կամ ճանապարհորդել։

To Repáss, բ, չ. Վերստին անցանել, դառնալ ընդ նոյն ճանապարհ։

Repást ռիփէ՛սթ գ. Ճաշ, կերակուր։

To Repást, բ, ն. Կերակրել, սնուցանել։

Repásture ռիփէ՛սչիուր գ. Ճաշ, կերակուր։

To Repáy ռիփէ՛յ բ, ն. Վերստին վճարել, անդրէն հատուցանել. հատուցանել, դարձուցանել. փոխարինել, հատուցանել ըզփոխարէնն, տալ զպարտուցն։

Repáyment ռիփէ՛յմընթ գ. Անդրէն հատուցումն, կրկին վճարումն. վճար, հատուցումն։

Repeál ռիփի՛լ գ. Դարձ յաքսորանաց. յետս կոչումն, նահանջումն. խափանումն, ջնջումն։

To Repeál, բ, ն. Վերստին կամ անդրէն կոչել. յետս կոչել, նահանջել, արգելուլ։

To Repeát ռիփի՛թ բ, ն. Կրկնել, երկրորդել. ասել վերստին, յեղյեղել. փորձել անդրէն. ասել, արտասանել։

Repeátedly ռիփի՛թէտլի մ. Կրկին և կըրկին, անդրէն, միւսանգամ։

Repeáter ռիփի՛թըր գ. Որ երկրորդէ կամ ասէ վերստին. ժամացոյց հարկանող կամ ժամահար։

To Repél ռիփէ՛լ բ, ն. Վանել, մերժել, 'ի բաց առնել, հեռքել, փախուցանել, հեռացուցանել։ [նել։

To Repél, բ, չ. Դիմամարտիլ, զդէմ ու-

Repéllent ռիփէ՛լլէնթ գ. Ի բաց մերժող կամ վտարիչ (դեղ)։

Repéller ռիփէ՛լլըր գ. Ի բաց առնող, մերժող, հալածիչ։

To Repént ռիփէ՛նթ բ, ն, և չ. Զղջալ, ապաշաւել, ցաւիլ, տրջանալ. դառնալ 'ի մեղաց։

Repéntance ռիփէ՛նթէնս գ. Զղջումն, զեղջ, ցաւ, ապաշաւ. ապաշխարութիւն։

Repéntant ռիփէ՛նթէնթ ած. Որ զղջայ կամ ապաշաւէ. զղջացեալ, զղջական, ապաշխարութեան։

To Repéople ռիփի՛փլ բ, ն. Վերստին բազմամարդ առնել կամ լնուլ մարդկաւք։

To Repercúss ռիփէրքը՛ս բ, ն. Վերստին հարկանել կամ բախել, անդրադարձուցանել։

Repercússion ռիփէրքը՛շըն գ. Վերստին բախումն, անդրէն զարկուած, անդրադարձութիւն։

Repercússive ռիփէրքը՛սիվ ած. Որ անդրէն դարձուցանէ. վտարիչ. անդրադարձեալ, վերստին հնչեցեալ։

Repertítious ռէփէրթի՛շըս ած. Վերստին գտեալ կամ հնարեալ։

Répertory ռէ՛փէրթըրի գ. Տումար, ցուցակ։

Repetítion ռէփիթի՛շըն գ. Կրկնումն, երկրորդումն. դարձ, փորձ։

To Repíne ռիփա՛յն բ, չ. Նեղիլ, վշտանալ, դժուարիլ, խռժռիլ, քրթմնջել, ըղձարիլ, դժգոհիլ, մախալ։

Repíner ռիփա՛յնըր գ. Որ նեղի կամ դըժուարի. դժկամակ, քրթմնջող, մախացող։

To Repláce ռիփլէ՛յս բ, ն. Վերստին հաստատել կամ դնել, դարձուցանել անդրէն 'ի տեղին. նորոգ հաստատել։

To Repláit ռիփլէյթ բ, ն. Կրկնել, կըրկին ծալել, պատատել:

To Replánt ռիփլէնթ բ, ն. Վերստին կամ նորոգ տնկել:

Replantátion ռիփլէնթէյշըն գ. Վերստին տնկարկութիւն:

To Replénish ռիփլէնիշ բ, ն. Լնուլ. աւարտել, կատարել:

To Replénish, բ, չ. Վերստին լնուլ կամ լցեալ լինել:

Repléte ռիփլիթ ած. Լի, լցեալ, յորդ, զեղուն, յագեալ, խճողեալ:

Replétion ռիփլիշըն գ. Լիութիւն, յորդութիւն, յաճախութիւն, զեղումն, անչափ յագեցումն, խճողումն:

Repléviable ռիփլէվիէպլ ած. Որում մարթ է երաշխաւոր լինել:

To Replévin, to Replévy ռիփլէվին, ռիփլէվի բ, ն. Երաշխաւոր լինել, ազատել կամ զերծուցանել 'ի ձեռն երաշխաւորուէ:

Replicátion ռէփլիքէյշըն գ. Կրկնութիւն ձայնի, հնչիւն, արձագանգ. պատասխանի:

Reply' ռիփլայ գ. Պատասխանի, դարձուած բանի:

To Reply', բ, ն. Պատասխանի տալ, յաւելուլ ասել, ձայն տալ, հնչել:

To Reply', բ, չ. Պատասխանի տալ, առնել պատասխանի:

Reply'er ռիփլայըր գ. Որ տայ պատասխանի, որ առնէ զդարձուած բանի:

To Repólish ռիփօլիշ բ, ն. Վերստին մաքրել կամ սրբել:

Repórt ռիփօրթ գ. Լուր, համբաւ, ձայն. հռչակ, գովեստ. ազդ, զեկուցումն, ծանօթութիւն, զրոյց, պատմութիւն. հընչիւն, բոմբիւն:

To Repórt, բ, ն. Հնչեցուցանել, լսելի առնել. համբաւել, հռչակել, գովել. զգացուցանել, ազդ առնել, պատմել. թնդացուցանել, բոմբիւն կամ արձագանգ արձակել:

Repórter ռիփօրթըր գ. Զգացուցիչ, պատմող, համբաւաբեր, գուշակ:

Repórtingly ռիփօրթինկլի մ. Ի համբաւոյ, 'ի լրոյ, որպէս լսի:

Repósal ռիփօզէլ գ. Դնումն. ապաւինութիւն, վստահութիւն:

Repóse ռիփօզ գ. Հանգիստ, դադարումն. նինջ, քուն:

To Repóse, բ, ն. Հանգուցանել, դնել. դնել զյոյս իւր, ապաւինիլ, ապաստան առնել, յանձն առնել. զետեղել, կարգել:

To Repóse, բ, չ. Հանգչել, ննջել. ապաստան լինել, ապաւինիլ:

Repósedness ռիփօզէտնէս գ. Խաղաղութիւն, անդորրութիւն:

To Repósite ռիփօզիթ բ, ն. Հանգուցանել, դնել, դադարեցուցանել:

Reposítion ռիփօզիշըն գ. Դնումն 'ի տեղի իւր, հաստատութիւն անդրէն:

Repósitory ռիփօզիթըրի գ. Պահարան, շտեմարան, պատուհան:

To Repossess ռիփօզզէս բ, ն. Վերստին ստանալ, ունել անդրէն:

To Reprehénd ռէփրիհէնտ բ, ն. Յանդիմանել, ստգտանել, պարսաւել. խայտառակել, յայտնել զստութիւնն. մեղադիր լինել:

Reprehénder ռէփրիհէնտըր գ. Կշտամբիչ, յանդիմանող, ստգտանող, մեղադիր, պարսաւագէտ:

Reprehénsible ռէփրիհէնսիպլ ած. Ըստգտանելի, կշտամբելի, պարսաւելի:

Reprehénsibleness ռէփրիհէնսիպլնէս գ. Լինելն արժանի կշտամբանաց կամ մեղադրութեան, յանցաւորութիւն:

Reprehénsibly ռէփրիհէնսիպլի մ. Յանցանօք, չարաչար, արժանի գոլով կշտամբանաց:

Reprehénsion ռէփրիհէնշըն գ. Յանդիմանութիւն, կշտամբանք, ուղղութիւն, խրատ, մեղադրութիւն:

Reprehénsive ռէփրիհէնսիվ ած. Յանդիմանական:

To Represént ռէփրիզէնթ բ, ն. Յանդիման առնել, երեւեցուցանել, 'ի դէմս ածել, յանդիման կացուցանել. ցուցանել, նշանակել, յայտ առնել, յանձին բերել զկերպարանս. ձեւացուցանել, նկարագրել:

Representátion ռէփրիզէնթէյշըն գ. Պատկեր, նմանութիւն. երեւեցուցանելն, յանդիմանութիւն. ցուցումն. տեսիլ, հանդէս գուսանական և թատերական խաղուց:

Represéntative ռէփրիզէնթէթիվ ած. Երեւեցուցիչ, որ յանդիման կացուցանէ:

Represéntative, գ. Երեւեցուցիչ, որ յանդիման կացուցանէ, փոխանորդ, տեղակալ. նկարագրիչ:

Represénter ռէփրիզէնթըր գ. Երեւեցուցիչ, որ յանդիման կացուցանէ. փոխանորդ, տեղակալ:

Represéntment ռէփրիզէնթմէնթ գ. Պատկեր, երեւումն, յիշատակ, տիպ, նմանութիւն, նկարագիր:

Représs ռիփրէս գ. Սանձումն, ճնշումն, նուաճումն:

To Représs, բ, ն. Սանձել, նուաճել, ճնշել, յաղթահարել:

Représsion ռիփրէշըն գ. Սանձումն, նուաճումն, ճնշումն:

Représsive ռիփրէսիվ ած. Սանձող, նուաճող, ճնշող:

Repriéve —րիփրիվ գ. Ներումն, 'ի կախ թողումն, յապաղումն, յամեցումն:

To Repriéve, բ, ն. Ներել, թողուլ, յապաղել, յամեցուցանել, երկարել, 'ի կախ թողուլ:

Reprimánd —րէփրիմանտ գ. Յանդիմանութիւն, կշտամբանք, խրատ, ուղղութիւն:

To Reprimánd, բ, ն. Յանդիմանել, կշտամբել, խրատել:

To Reprínt —րիփրինթ բ, ն. Վերստին գրոշմել. միւսանգամ տպագրել:

Reprísal —րիփրայզըլ գ. Գրաւումն փոխարէն եղելոց մնասուն:

Reprise —րիփրայզ գ. Փոխարէն գրաւումն:

Reproách —րիփրօչ գ. Նախատինք, յանդիմանութիւն, կշտամբանք, ատգիւա, ամօթ, նշաւակութիւն:

To Reproách, բ, ն. Յանդիմանել, նախատել, կշտամբել, ատգտանել:

Reproáchable —րիփրօչէպլ ած. Արժանի նախատանաց, կշտամբելի:

Reproáchful —րիփրօչֆուլ ած. Նախատալից, թշնամանալից, նախատական, կշտամբանաց. ամօթալից, ամօթապարտ, բամբասելի, անգոսնելի, վատանուն:

Reproáchfully —րիփրօչֆուլլի մ. Նախատանօք, կշտամբանօք. անարգաբար, խայտառակութեամբ, վատանունութեամբ:

Réprobate —րէփրօպէյթ ած. Խոտան, անպիտան, վատթար, չար, յեռնեալ:

Réprobate, գ. Չար, ամբարիշտ, անարգեալ յաստուծոյ:

To Réprobate, բ, ն. Խոտել, մերժել, անարգել, դատապարտել:

Réprobateness —րէփրօպէյթնէս գ. Անարգութիւն, անպիտանութիւն:

Reprobátion —րէփրօպէյշըն գ. Անարգութիւն, դատապարտութիւն:

To Reprodúce —րիփրօտիուս բ, ն. Վերստին յառաջ բերել, արտադրել կմ ծնանիլ:

Reprodúction —րիփրօտըքշըն գ. Վերստին կամ նորոգ արտադրութիւն:

Reproóf —րիփրուֆ գ. Անարգանք, արհամարհութիւն, նախատինք, կշտամբանք, յանդիմանութիւն, պարսաւ:

Repróvable —րիփրուվէպլ ած. Մերժելի, անգոսնելի, ատգտանելի, խոտան:

To Repróve —րիփրուվ բ, ն. Մերժել, խոտել, անգոսնել, անարգել, հերքել, կշտամբել, յանդիմանել:

Repróver —րիփրուվըր գ. Որ ոչ ընդունի, անարգող, մերժող, յանդիմանիչ:

To Reprúne —րիփրուն բ, ն. Վերստին յատանել, կրկին յօտել կամ սրբել:

Réptile —րէփթիլ գ, և ած. Զեռուն, սողուն, կայտառ:

Repúblic —րիփըպլիք գ. Հասարակապետութիւն. հասարակութիւն, հասարակաց օգուտ:

Repúblican —րիփըպլիքէն ած. Հասարակապետական:

Repúblican, գ. Հասարակապետական. կուսակից հասարակապետութեան:

Repúdiable —րիփիուտիէպլ ած. Ի բաց արձակելի, հերքելի, խոտելի, արհամարհելի:

To Repúdiate —րիփիուտիէյթ բ, ն. Անարգել, արձակել, հանել 'ի բաց, մերժել, խոտել, ժխտել, չառնուլ, ուրանալ, հրաժարիլ:

Repudiátion —րիփիուտիէյշըն գ. Արձակումն կնոջ, ապահարզան, անարգութիւն:

Repúgnance, Repúgnancy —րիփըգնէնս, —րիփըգնէնսի գ. Դիմամարտութիւն, ընդդիմութիւն, ներհակութիւն, հակառակութիւն. գժկամակութիւն, գժուարութիւն, խորշումն:

Repúgnant —րիփըգնէնթ ած. Ընդդիմամարտ, ապստամբ, անհնազանդ, դիմակայ. ընդդէմ, հակառակ, ներհակ:

Repúgnantly —րիփըգնէնթլի մ. Դիմամարտութեամբ, ընդդէմ, ներհակաբար:

To Repúllulate —րիփըլլիուլէյթ բ, չ. Վերընձիւղիլ, կրկին բուսանիլ:

Repúlse —րիփըլս գ. Մերժումն, զլկումն, խոտումն, զլացումն, հերքումն:

To Repúlse, բ, ն. Մերժել, վանել, հերքել:

Repúlsion —րիփըլշըն գ. Վանողութիւն, մերժումն, վանումն, հերքումն:

Repúlsive —րիփըլսիվ ած. Վանողական, մերժողական:

To Repúrchase —րիփըրչէս բ, ն. Վերստին գնել կամ առնուլ:

Réputable —րէփիութէպլ ած. Յարգոյ, մեծարոյ, երեւելի, պատուելի:

Réputably —րէփիութէպլի մ. Յարգանօք, պատուով, քաջիկ, 'ի պարծանս:

Reputátion —րէփիութէյշըն գ. Համարումն, կարծիք, վարկ, գատումն. համբաւ, յարգ, պատիւ, մեծարանք:

Repúte —րիփիութ գ. Համարումն, կարծիք. անուն, համբաւ:

To Repúte, բ, ն. Համարել, գատել, կարծել, գնել 'ի մտի:

Repúteless —րիփիութլէս ած. Անարգ, անպատիւ, աննկեալ 'ի շնորհաց:

Requést —րիքուէսթ գ. Խնդիր, հայցուած, աղերս. յարգ, պիտանութն, պէտք, շնորհք:

To Requést, բ, ն. Խնդրել, հայցել, աղերսել, աղաչել:

Requéster —րիքուէսթըր գ. Խնդրող, հայցող, աղերսարկու, աղաչաւոր:

To Requícken —րիքուիքըն բ, ն. Վերստին զօրացուցանել կամ արծարծել զոգիս:

Réquiem -րի-քուիէմ գ. Պաշտօն ննջեցե_լոց. հանգիստ:

Requírable -րի-քուայրէպըլ ած. Պահանջե_լի, խնդրելի, հարկաւոր, կարեւոր:

To Require -րի-քուայր բ, ն. Խնդրել, պա_հանջել. պէտս ունել, կարօտիլ:

Réquisite -րէ-քուիզիթ ած. Պահանջեալ, խնդրեալ, կարեւոր, հարկաւոր, պիտանի:

Réquisite, գ. Պիտանացու կամ կարեւոր ինչ, պահանջեալ հանգամանք:

Réquisitely -րէ-քուիզիթլի մ. Հարկաւ, ըստ պիտոյից, ըստ պահանջման:

Réquisiteness -րէ-քուիզիթնէս գ. Պիտա_նութիւն, կարեւորութիւն, հարկ, հարկա_ւորութիւն, պահանջումն:

Requítal -րի-քուայթըլ գ. Հատուցումն, փոխարէն, տրիտուր, վարձ, պատիժ, խըն_դիր վրիժուց կամ արդարութեան:

To Requíte -րի-քուայթ բ, ն. Հատուցա_նել, վճարել, տուժել, խնդրել, առնուլ (վրէժ), տալ զտրիտուրն:

To Resáil -րի-սէյլ բ, ն. Անդրէն նաւարկել:

Resále -րի-սէյլ գ. Անդրէն կամ կրկին վաճառումն:

To Resalúte -րի-սէլիութ բ, ն. Դարձեալ ողջունել կամ համբուրել:

To Rescínd -րի-սինտ բ, ն. Հատանել, լու_ծանել, ջնջել, խափանել:

Rescíssion -րի-սիժըն գ. Հատումն, խա_փանումն, լուծումն, ջնջումն:

Rescíssory -րի-սիսըրի ած. Հատանողա_կան, խափանիչ, ջնջիչ:

To Rescríbe -րի-սքրայպ բ, ն. Գրել ան_դրէն, դարձեալ կամ վերստին գրել. ընդօ_րինակել, գրել զհաւաստին, առնուլ ըզ_պատճէնն, զաղափարել. ստորագրել (ար_քայի կամ իշխանի զաղերսագիրն):

Réscript -րի-սքրիփթ գ. Հրովարտակ կամ ստորագրութիւն արքայի:

Réscue -րէ-սքիու գ. Ազատումն, ճողո_պրումն, փրկութիւն, ազատութիւն 'ի վը_տանգէ:

To Réscue, բ, ն. Ազատեցանել, ազա_տել, ճողոպրել, ձեռն տալ, հանել 'ի թիկունս:

Réscuer -րէ-սքիուըր գ. Ազատիչ, ազա_տիչ 'ի վտանգէ:

Reseárch -րի-սէրչ գ. Խնդիր, խոյզ, հե_տազօտութիւն, քննութիւն:

To Reseárch, բ, ն. Խնդրել, խնդիր առ_նել, որոնել, հետազօտել, քննել:

To Reseát -րի-սիթ բ, ն. Վերստին կամ անդրէն նստուցանել:

To Reseíze -րի-սիզ բ, ն. Միւսանգամ 'ի բուռն արկանել:

Reseízer -րի-սիզըր գ. Վերստին գրաւող:

Reseízure -րի-սիժիուր գ. Վերստին գրա_ւումն:

Resémblance -րի-զէմպլէնս գ. Նմանութիւն, կերպարան. օրինակ, տիպ, գաղափար:

To Resémble -րի-զէմպըլ բ, ն. Նմանեցու_ցանել, բաղդատել. նմանել, բերել զնմա_նութիւն:

To Resénd -րի-սէնտ բ, ն. Վերստին յղել, անդրէն առաքել:

To Resént -րի-զէնթ բ, ն. Զգալ, առնուլ, ունել. զչարն, գժգմնիլ, հանել զվրէժ քի_նուն, վրէժխնդիր լինել:

Resénter -րի-զէնթըր գ. Որ զչարի կամ ցասումն, վրէժխնդիր, քինախնդիր:

Reséntful -րի-զէնթֆուլ ած. Ցասմնոտ, ոխակալ, չարասէր, քինախնդիր:

Reséntingly -րի-զէնթինկլի մ. Ցասմամբ, գժգմնութեամբ. քինու, ոխակալութբ:

Reséntment -րի-զէնթմէնթ գ. Զգացումն. ցասումն, քէն, ոխ, վրէժխնդրութիւն:

Reservátion -րէ-զըրվէյշըն գ. Ամփոփումն կամ սեղմումն (մտաւոր). պահեստ. պահ_պանութիւն, զգուշութիւն, բացառութի, 'ի բաց թողումն:

Resérvatory -րի-զէրվէթըրի գ. Պահա_րան, շտեմարան, մթերք:

Resérve -րի-զէրվ գ. Պահեստ. մթերք, համբարք, գանձ. ամփոփումն մտաց. ըզ_գուշութիւն, արգել, բացառութիւն, չափ, կոպար. զգուշութիւն, պարկեշտութիւն, խոհեմութիւն, պատկառանք, աչալրջու_թիւն, ակնածութիւն:

To Resérve, բ, ն. Պահել. գանձել, ամ_բարել, շտեմարանել. թողուլ այլում ժա_մանակի:

Resérved -րի-զէրվտ ած. Պարկեշտ, ակնա_ծու, ամօթխած, խոհեմ, զգուշաւոր. դեգ, անհամբոյր, գժնեայ, խոժոռ, ան_ժպիտ:

Resérvedly -րի-զէրվէտլի մ. Զգուշութբ, ակնածութեամբ, չափով, ճշգութեամբ:

Resérvedness -րի-զէրվէտնէս գ. Զգու_շութիւն, ակնածութիւն, չափաւորութի, պարկեշտութիւն, մեծամտութիւն:

Resérver -րի-զէրվըր գ. Որ պահէ կամ գանձէ:

Réservoir -րէ-զըրվուար գ. Պահարան, մը_թերք, շտեմարան. աւազան:

To Reséttle -րի-սէթթըլ բ, ն. Վերստին հանգարտել կամ խաղաղացուցանել:

Reséttlement -րի-սէթթըլմէնթ գ. Վերստին հանգարտութիւն կամ խաղաղութիւն:

Resíance -րի-զայէնս գ. Կայան, բնակութի:

To Resíde -րի-զայտ բ, չ. Կալ, բնակել, ագանել, նստիլ, դադարել. իջանել կամ նստել 'ի յատակն:

Résidence -րէզիտէնս գ. Բնակութիւն, բնակարան, տուն, կայան. դիրք, մնուք:

Résident -րէզիտէնթ ած. Բնակեալ, որ բնակէ, բնակ, բնակիչ:

Résident, գ. Գործակալ կամ պաշտօնեայ բնակեալ յայլում տէրութեան իբրև դեսպան:

Residéntiary -րէզիտէնշէրի ած. Որ ունի զբնակութիւն, բնակեալ ընդ:

Resídual, Resíduary -րիզիտիուէլ, -րիզիտիուէրի ած. Մնացեալ, յաւելեալ, յաւելուածոյ:

Résidue -րէզիտիու գ. Մնացորդ, մնացուած, աւելորդ, յաւելուած:

To Resígn -րիզայն բ, ն. Յանձնել, աւանդել, տալ 'ի ձեռս, հաւատալ. յանձն լինել, զիջանիլ. միաբանել զկամս իւր, հնազանդիլ:

Resignátion -րէզիկնէշըն գ. Տուչութի՛ն, աւանդումն. զիջումն, հնազանդութիւն, հպատակութիւն. միաբանութի՛ն ընդ կամս աստուծոյ:

Resígner -րիզայնըր գ. Որ յանձն առնէ կամ աւանդէ:

Resígnment -րիզայնմէնթ գ. Տուչութի՛ն, աւանդութիւն:

Resílience, Resíliency -րիզիլիէնս, -րիզիլիէնսի գ. Յետս ընդոստումն, անդրադարձութիւն, անդրէն հնչիւն:

Resílient -րիզիլիէնթ ած. Որ 'ի բաց ոստնու, որ դառնայ կամ ընկրկի յետս, որ դառնայ անդրէն:

Resilítion -րէզիլիշըն գ. Անդրադարձութիւն, յետս ընդոստումն:

Résin -րէզին գ. Խէժն, խէժ ծառոյ:

Résinous -րէզինըս ած. Խէժնալից:

Résinousness -րէզինըսնէս գ. Լիութիւն խէժնի:

Resipíscence -րէսիփիսէնս գ. Սթափութիւն, զգաստութիւն, դարձ:

To Resíst -րիզիսթ բ, ն. Ընդդէմ կալ, դէմ ունել, հակառակել. հանդուրժել, չտալ տեղի:

To Resíst, բ, չ. Հակառակիլ:

Resístance -րիզիսթէնս գ. Ընդդիմակայութիւն, դիմակալութիւն, ընդդիմութի՛ն, հակառակութիւն:

Resistibílity -րիզիսթիպիլիթի գ. Դիմակալութիւն, ընդդիմութիւն. լինելն դիմակալելի կամ հակառակելի:

Resístible -րիզիսթիպըլ ած. Որում մարթ է ընդդէմ կալ կամ հակառակել:

Resístless -րիզիսթլէս ած. Անընդդիմակաց, անդիմադարձ, ըմբոստ:

Resólvable -րիզօլվէպըլ ած. Վերլուծելի. դիւրալոյծ. մեկնելի:

Résoluble -րէզօլիուպըլ ած. Լուծանելի, հալելի:

Resólve -րիզօլվ գ. Վճիռ, որոշումն, հաստատութիւն. դատումն մտաց, խորհուրդք, միտք, առաջադրութիւն:

To Resólve, բ, ն. Լուծանել. մեկնել, բացատրել, ցուցանել. որոշել, վճռել, հաստատել. վերածել, փոխարկել, վերլուծանել, հալել, ցնդել:

To Resólve, բ, չ. Դնել կամ հաստատել 'ի մտի. հալիլ, լուծանիլ, ցնդիլ. հաստատիլ 'ի կարծիս:

Resólvedly -րիզօլվէտլի մ. Քաջութբ, պնդագոյնս, անյողդողդ սրտիւ:

Resólvedness -րիզօլվէտնէս գ. Պնդութիւն, հաստատութիւն:

Resólvent -րիզօլվէնթ գ. Լուծիչ կամ քակտիչ դեղ:

Resólver -րիզօլվըր գ. Հաստատող 'ի մտի. լուծիչ, հալիչ, քակտիչ:

Résolute -րէզօլիութ ած. Քաջ, անվեհեր, անյողդողդ, հաստատուն, յօժարամիտ, փոյթ:

Résolutely -րէզօլիութլի մ. Քաջութբ, պնդութեամբ, անվեհեր, արիաբար, անյողդողդ:

Résoluteness -րէզօլիութնէս գ. Հաստատութիւն, պնդութիւն, որոշումն:

Resolútion -րէզօլիուշըն գ. Լուծումն (դժուարութեանց). վերլուծութիւն. լուծումն, հալումն, քակտումն. առաջադրութիւն, հաստատուն կամք. հաստատութի՛ն կամաց կամ մտաց, պնդութիւն, արիութի՛, համարձակութիւն. քաջութիւն. վճիռ:

Résolutive -րէզօլիութիվ ած. Լուծիչ, քակտիչ, ցրիչ:

Résonance -րէզօնէնս գ. Հնչիւն, ձայն:

Résonant -րէզօնէնթ ած. Հնչող, ձայնարձակ, քաղցրահնչող:

Resórt -րիզօրթ գ. Ժողով, ամբոխ, միաբանութիւն. ընթացք, գնացք, երթ, դիմումն. յաճախութիւն, առէպ այցելութիւն. ելք, զօրութիւն:

To Resórt, բ, չ. Դիմել, ընթանալ, ապաւինիլ. յաճախել, հասանել, ժողովիլ, երթալ. վիճակիլ, անկանիլ:

Resórter -րիզօրթըր գ. Որ յաճախէ կամ առէպ երթայ:

To Resóund -րիզաունտ բ, ն. Հնչեցուցանել, արձագանգս արձակել. հռչակել, ըղհամբաւի հարկանել, գովել. հնչել, արտասանել:

To Resóund -րիզաունտ բ, չ. Անդրէն հնչել կամ ձայն տալ, անդրէն դառնալ ձայնի. հնչել, լսելի լինել: [ման:

Resóurce -րիզօրս գ. Ելք, հնար, դար-

To Resów րիսօ՛ բ, ն. Վերստին կամ կըրկին սերմանել։

To Respeák րիսփի՛յք բ, չ. Անդրէն ձայն տալ կամ առնել պատասխանի։

Respéct րիսփէ՛քթ գ. Նկատումն, փոյթ, մտածութիւն. յարգութիւն, մեծարանք. ակնածութիւն. քաղցր հայեցուած, հաճութիւն. աչառութիւն, մարդահաճութիւն. տեսութի, միտք, խորհուրդ, պատճառ. եղանակ, հայեցուած։ In –, 'ի սակս, վասն, առ։

To Respéct, բ, ն. Մեծարել, յարգել, նկատել, փոյթ ունել. հոյիլ, ակնարկել. դիտել, ունել զհայեցուած։

Respéctable րիսփէ՛քթէպլ ած. Յարգոյ, պատուական, մեծարու։

Respécter րիսփէ՛քթըր գ. Աչառու, մարդահաճոյ, ակնառու, ակնածու։

Respéctful րիսփէ՛քթֆուլ ած. Մեծարու, ակնածու, լի յարգանօք, խոնարհական։

Respéctfully րիսփէ՛քթֆուլլի մ. Ակնածութեամբ, յարգանօք, պատուով։

Respéctfulness րիսփէ՛քթֆուլնէս գ. Ակնածութիւն, յարգութիւն։

Respéctive րիսփէ՛քթիվ ած. Առանձին, իւր, յատուկ, սեպհական. յարաբերական, առնչական. յարգելի, մեծարու. ըղձուշաւոր, աչալուրջ, ակնածու։

Respéctively րիսփէ՛քթիվլի մ. Առանձինն, ըստ համեմատութեան. առնչութեամբ, հայելով առ, նկատմամբ. աչառութեամբ, մարդահաճութեամբ. յարգութեամբ, մեծարանօք։

Respérsion րիսփէ՛րշըն գ. Սրսկումն։

Respirátion րէսփիրէ՛շըն գ. Շնչառութիւն, շունչ, սուրհատ շնչոյ. հանգիստ, դուլ, դադար։

To Respíre րիսփա՛յր բ, չ. Շնչել, ձգել զօդ. օդի առնուլ, հանգչիլ, արծարծիլ սրտի։

Respíte րէ՛սփիթ գ. Թոյլտուութիւն, ներումն, ժամանակ, յապաղումն. պարապ, դիւրութիւն, հանգիստ։

To Respíte, բ, ն. Հանգուցանել, դիւրել, դիւր կամ հանգիստ տալ. յապաղել, երկարել, ձգել։

Respléndence, Respléndency րիսփլէ՛նտէնս, րիսփլէ՛նտէնսի գ. Փայլիւն, պայծառութիւն, լոյս, ճառագայթ, լուսափայլութիւն։

Respléndent րիսփլէ՛նտէնթ ած. Փայլուն, շողշողուն, պայծառ, լուսաճաճանչ։

Respléndently րիսփլէ՛նտէնթլի մ. Փայլմամբ, լուսափայլ, պայծառապէս։

To Respónd րիսփօ՛նտ բ, չ. Տալ պատասխանի. նմանիլ, համեմատիլ, յարմարիլ, 'ի դէպ գալ։

Respóndent րիսփօ՛նտէնթ գ. Պատասխանատու, խնդրագիր։

Respónse րիսփօ՛նս գ. Պատգամ. պատասխանի. փոխ կամ սղէլուք։

Respónsible րիսփօ՛նսիպըլ ած. Որ ունի տալ պատասխանի կմ համար. երաշխաւոր։

Respónsibleness րիսփօ՛նսիպլնէս գ. Լինելն պատասխանատու կամ երաշխաւոր։

Respónsion րիսփօ՛նշըն գ. Պատասխանի, պատասխանատուութիւն։

Respónsive րիսփօ՛նսիվ ած. Պատասխանատու. համեմատ, պատշաճ, յանկաւոր։

Respónsory րիսփօ՛նսըրի ած. Պատասխանական։

Rest րէսթ գ. Հանգիստ քնոյ, քուն, նինջ. փոխումն յաստեաց, մահ. դադարումն, կայք. հանգիստ, խաղաղութիւն, անդորրութի. յենարան, բուն. հանգստարան, տեղի հանգստեան. յոյս, ապաւինութի. վերջին փորձ. մնացորդ, աւելորդ։

Rest, ած. Այլ, միւս, մնացեալ։

To Rest, բ, չ. Հանգչել 'ի քուն, ննջել. ննջել զքուն մահու, մեռանիլ. հանգչել, խաղաղիլ, հանդարտիլ. պարապ առնուլ, չարաթանալ. զկայ առնուլ, դադարել. կալ, մնալ. գոհ լինել, շատանալ. յենուլ, ապաւինիլ. յաւելուլ։

To Rest, բ, ն. Հանգուցանել. դնել, յեցուցանել, հաստատել։

Restágnant րիսթէ՛կնէնթ ած. Լճացեալ, անշարժ մնացեալ։

To Restágnate րիսթէ՛կնէյթ բ, չ. Լճանալ, անշարժ մնալ։

Restagnátion րիսթէկնէ՛շըն գ. Ճապաղումն, անշարժ դադարումն։

Restaurátion րէսթօրէ՛շըն գ. Նորոգութիւն, նորոգումն։

To Restém րիսթէ՛մ բ, ն. Մղել ընդդէմ ընթացից գետոյն։

Réstful րէ՛սթֆուլ ած. Խաղաղ, անդորր։

Resthárrow րէսթհէ՛րրօ գ. Բոյս ինչ։

Réstiff, Réstive րէ՛սթիֆ, րէ՛սթիվ ած. Կամակոր, յամառ, դժկամակ։

Réstiffness րէ՛սթիֆնէս գ. Կամակորութիւն, յամառութիւն, խստութիւն։

Restínction րիսթի՛նքշըն գ. Շիջումն։

Restitútion րէսթիթի՛ուշըն գ. Հատուցումն, վճար, դարձուցանելն յետս. նորոգութիւն, վերստին հաստատութիւն, վերադարձ։

Réstless րէ՛սթլէս ած. Անքուն, աննինջ. անհանգիստ, անդադար. խռովեալ, տատանեալ. յողդողդ, անհաստատ. մշտաշարժ։

Réstlessly րէ՛սթլէսլի մ. Անդադար, անհանգիստ. անքուն։

Réstlessness ռէսթլէսնէս գ. Լինելն կամ մնալն անքուն. անհանգստութիւն, խռովութիւն, յուզումն, տատանումն:

Restórable ռիսթօրէպըլ ած. Զոր մարթ է նորոգել կամ դարձուցանել յառաջին վիճակն:

Restorátion ռէսթօրէշըն գ. Նորոգութիւն, կազդուրումն:

Restórative ռիսթօրէթիվ ած. Նորոգիչ, կազդուրիչ, զօրացուցիչ:

Restórative, գ. Կազդուրիչ կամ զօրացուցիչ դեղ:

To Restóre ռիսթօր բ, ն. Հատուցանել, տալ կամ դարձուցանել անդրէն. նորոգել, վերստին շինել, դարձուցանել յառաջին վիճակն, կազդուրել, զօրացուցանել. բժշկել, դարմանել, առողջացուցանել. սրբագրել, ուղղել:

Restórer ռիսթօրըր գ. Նորոգիչ, դարմանիչ, զօրացուցիչ:

To Restráin ռիսթրէյն բ, ն. Սեղմել, պրնդել. ամփոփել, չափաւորել. սանձել, ճնշել, նուաճել, զսպել. արգելուլ, խափանել, փակել, ունել. կարճել, համառօտել. պարտաւորել, ստիպել, 'ի նեղ արկանել:

Restráinable ռիսթրէյնէպըլ ած. Սեղմելի, ամփոփելի, սանձելի:

Restráinedly ռիսթրէյնէտլի մ. Սեղմամբ, ամփոփմամբ, ճշդիւ, անձկագոյնս:

Restráiner ռիսթրէյնըր գ. Սեղմիչ, ամփոփիչ, ունող, սանձահարող:

Restráint ռիսթրէյնթ գ. Սեղմումն, ամփոփումն. սանձումն, նուաճումն. արգել, խափան, խափանումն. ճնշումն:

To Restríct ռիսթրիքթ բ, ն. Սեղմել ամփոփել, կարճել, չափաւորել:

Restríction ռիսթրիքշըն գ. Սեղմումն, ամփոփումն, չափ, կապար:

Restríctive ռիսթրիքթիվ ած. Ամփոփիչ, որ չափ կամ սահման դնէ. սեղմիչ:

Restríctively ռիսթրիքթիվլի մ. Չափու, ճշդիւ, անձկագոյնս:

To Restrínge ռիսթրինճ բ, ն. Սեղմել, պնդել. ամփոփել, կարճել, չափաւորել:

Restríngent ռիսթրինճէնթ գ. Սեղմիչ կամ պնդացուցիչ դեղ:

Résty ռէսթի ած. Կամակոր, յամառ, խստապարանոց:

To Resublíme ռիսըպլայմ բ, ն. Վերստին զտել (ըստ քիմիականաց):

Resúlt ռիզըլթ գ. Յետս դարձումն, ընկրկումն, փախուստ անդրէն. ելք, վախճան, աւարտ. ծագումն, ծագեալն. բազդրութիւն. վախճան բանից. վճիռ, որոշումն, դատակնիք. հետեւանք:

To Resúlt, բ, չ. Յետս կամ ընդ կրունկն դառնալ, ընկրկիլ. ծագել, յառաջ գալ, յառաջ բերիլ, լինել. մակաբերիլ, հետեւիլ:

Resúltance ռիզըլթէնս գ. Ծագումն, ելք, հետեւանք:

Resúmable ռիզիուսէպըլ ած. Զոր մարթ է առնուլ վերստին:

To Resúme ռիզիում բ, ն. Առնուլ վերըստին, դարձեալ ստանալ. առնուլ 'ի բաց. վերստին կամ նորոգ սկսանիլ. բովանդակել:

Resúmption ռիզըմշըն գ. Վերստին առումն կամ սկսումն:

Resúmptive ռիզըմթիվ ած. Որ առնու կամ սկսանի վերստին:

Resupinátion ռիսիուփինէշըն գ. Անկումն յորսայս կամ 'ի վերայ թիկանց:

To Resurvéy ռիսըրվէյ բ, ն. Վերստին յակն արկանել:

Resurréction ռէզըրրէքշըն գ. Յարութիւն:

To Resúscitate ռիսըսիթէյթ բ, ն. Յարուցանել, վերստին կենդանացուցանել:

Resuscitátion ռիսըսիթէշըն գ. Յարութիւն, կանգնումն, վերստին կենդանութիւն:

Retáil ռիթէյլ գ. Մանրավաճառութիւն:

To Retáil, բ, ն. Մանրավաճառ լինել:

Retáiler ռիթէյլըր գ. Մանրավաճառ:

To Retáin ռիթէյն բ, ն. Ունել, պահել, պահպանել. վարձել, ունել 'ի վարձու:

Retáiner ռիթէյնըր գ. Կուսակից, յարեալ, որ կախեալ կայ, թոշակաւոր:

To Retáke ռիթէյք բ, ն. Առնուլ վերստին:

To Retáliate ռիթէլիէյթ բ, ն. Հատուցանել զփոխարէնն, տալ զարիւնն, վրէժխնդիր լինել:

Retaliátion ռիթէլիէշըն գ. Փոխարէն, արիւն, հատուցումն, վրէժ:

To Retárd ռիթարտ բ, ն. Արգելուլ, կասեցուցանել. յապաղել, յամեցուցանել, երկարել:

To Retárd, բ, չ. Յապաղել, յամել, անագանիլ, կասիլ, յեանիլ:

Retardátion ռիթարտէշըն գ. Յապաղումն, անագանումն:

Retárder ռիթարտըր գ. Որ յապաղէ, յամեցուցիչ, արգելիչ:

To Retch ռէչ բ, չ. Փսխել, ժայթքել:

Rétchless ռէչլէս ած. Անհոգ, անփոյթ, պղերգ, դանդաղ: [տայայտութիւն:

Retéction ռիթէքշըն գ. Բացումն, ար-

Reténtion ռիթէնշըն գ. Ունելն, ըմբռնումն, պահումն, պահպանութիւն. արգել, զգուշութիւն, պահեստ, բանտ. արգելումն, խափանումն. մտաւորութիւն, յիշողութիւն:

Reténtive ռիթէնթիվ ած. Ունող, պահող. պահպանողական (կարողութիւն), յիշողական, քաջառու:

Reténtiveness րիթէ՛նթիվնէս գ. Պահպանողութիւն, քաջ մտառութիւն։

Réticence րէ՛թիսէնս գ. Լռութիւն, ծածկելն ինչ լռութեամբ։

Réticle րէ՛թիքըլ գ. Ցանց կամ ուռկան փոքրիկ։

Retícular րիթի՛քիուլըր, Retículated րիթի՛քիուլէյթէտ, Rétiform րէ՛թիֆօրմ ած. Ցանցակերպ, հիւսկէն։

Rétinue րէ՛թինիու գ. Խաղմութի պաշտօնէից կամ ծառայից, ընթացակիցք կամ ուղեկիցք առ 'ի պատիւ, ընթացակցութիւն, ընկերութիւն։

Retíre րիթա՛յր գ. Մեկնիլն, մեկուսանալն. առանձնութիւն, տեղի առանձնութեան, առանձին տեղի։

To Retíre, բ, չ. Մեկնիլ, մեկուսանալ, առանձնանալ. տեղի տալ, հրաժարիլ, յետս կալ. անկանիլ ուրեք, ապաւինել, դիմել. խոյս տալ, փախչել, զերծանիլ։

To Retíre, բ, ն. Քարշել, ձգել, տանել, մեկուսացուցանել. ամփոփել, քարշել յետս՝ յինքն կամ 'ի ներքս։

Retíred րիթա՛յրտ ած. Առանձին, ծածուկ, գաղտնի, ներքին. մեկնեալ, հեռացեալ, ամփոփեալ. առանձնացեալ, մեկուսի։

Retíredness րիթա՛յրտնէս գ. Առանձնութիւն, առանձնասիրութիւն։

Retírement րիթա՛յրմէնթ գ. Առանձնութի, առանձին տեղի. առանձնականկեանք, առանձնասիրութիւն. մեկուսանալն, հեռանալն, ամփոփումն։

Retóld րիթօ՛լտ ած. Վերստին ասացեալ, պատմեալ կամ յիշատակեալ։

Retórt րիթօ՛րթ գ. Շրջումն, դարձուած բանի ('ի կշտամբանս). գալարափող անօթ (քիմիականաց կամ ցքահանից)։

To Retórt, բ, ն. Դարձուցանել անդրէն կամ յետս. դարձուցանել, շրջել. ոլորել, գալարել, թեքել։

Retórter րիթօ՛րթըր գ. Որ շրջէ կամ ոլորէ։

Retórtion րիթօ՛րշըն գ. Շրջումն, ոլորումն, գալարումն, թեքումն։

To Retóss րիթօ՛ս բ, ն. Ընդոստուցանել յետս։

To Retoúch րիթը՛չ բ, ն. Վերստին ձեռն արկանել, ուղղել, կատարեալ յարդարել։

To Retráce րիթրէ՛յս բ, ն. Վերստին հետազօտել։

To Retráct րիթրէ՛քթ բ, ն. Յետս դարձուցանել, նահանջել, հրաժարիլ. 'ի բաց առնուլ, հատանել։

To Retráct բ, չ. Սորջանալ, ոչ հաւանիլ, հրաժարիլ։

Retractátion րիթրէքթէ՛յշըն գ. Նահանջումն բանից, սորջանալն։

Retráction րիթրէ՛քշըն գ. Յետս դարձուցումն կամ փոփոխութիւն, նահանջումն. նահանջումն բանից. հրաժեշտ, հրաժարումն։

Retráict րիթրէ՛յթ գ. Նահանջումն, դարձ յետս։

Retreát րիթրի՛թ գ. Դարձումն յետս, մեկուսանալն. առանձնութիւն. առանձին տեղի. տեղի ապաւինի, հովանի. դարձ զօրաց 'ի պատերազմէ, նահանջ։

To Retreát, բ, չ. Մեկուսանալ, առանձնանալ. ապաստան լինել, անկանիլ ուրեք. տեղի տալ, յետս դառնալ, նահանջել. մեկնիլ, հեռանալ, 'ի բաց գնալ։

Retreáted րիթրի՛թէտ ած. Մեկուսացեալ, մեկուսի, առանձնացեալ։

To Retrénch րիթրէ՛նչ բ, ն. Հատանել, յապաւել, 'ի բաց կտրել, կարճել, նուազեցուցանել. պատնէշ ածել, փակել, սահմանել, չափաւորել։

To Retrénch, բ, չ. Հատանել կամ չափաւորել զծախս, կեալ սակաւապիտաւք։

Retrénchment րիթրէ՛նչմէնթ գ. Յապաւումն, կրճատումն, բարձումն, նուազութիւն. չափաւորութիւն։

To Rétribute րէ՛թրիպիութ բ, ն. Հատուցանել, վարձատրել, տալ զտրիտուր։

Rétributer րէ՛թրիպիութըր գ. Վարձատրիչ, փոխատրիչ։

Retribútion րէթրիպիու՛շըն գ. Փոխարէն, վարձ, տրիտուր։

Retríbutive, Retríbutory րիթրի՛պիութիվ, րիթրի՛պիութըրի ած. Որ հատուցանէ կամ փոխատրէ։

Retriévable րիթրի՛վէպըլ ած. Զոր մարթ է վերստին ստանալ կամ գտանել։

To Retriéve րիթրի՛վ բ, ն. Վերստին ստանալ կամ գտանել. նորոգել, կրկին հաստատել, դարման կմ̃ հնարս գտանել, հայթայթել. յետս կոչել, դարձուցանել։

Retroáction րէթրօէ՛քշըն գ. Ներգործութիւն 'ի վերայ անցելոյն։

Retrocéssion րէթրօսէ՛շըն գ. Յետս դարձումն, դարձ յետս։

Retrocopulátion րէթրօքօփիուլէ՛շըն գ. Զուգաւորութիւն 'ի յետուստ կողմանէ։

Retrogradátion րէթրօկրէտէ՛շըն գ. Յետսխաղացութիւն, յետադարձութիւն։

Rétrograde րէ՛թրօկրէյտ ած. Յետսխաղաց, յետադարձ. ընդդէմ, հակառակ։

To Rétrograde, բ, չ. Խաղալ կամ դառնալ յետկոյս։

Retrogréssion րէթրօկրէ՛շըն գ. Յետսխաղացութիւն, յետադարձութիւն։

Retromíngency րէթրօմի՛նճէնսի գ. Միզելն 'ի յետուստ կողմանէ։

Retromíngent ռէթրօմինճէնթ գ. Որ միզէ 'ի յետուստ կողմանէ (կենդանի)։

Rétrospect ռէ́թրօսփէքթ գ. Հայեցուած յետս կամ 'ի վերայ անցելոց։

Retrospéction ռէթրօսփէ́քշըն գ. Հայիլն կամ հայեցուած յանցեալսն։

Retrospéctive ռէթրօսփէ́քթիվ ած. Որ հայի յետս կամ յանցեալսն։

To Retúnd ռիթը́նտ բ, ն. Բթացուցանել։

Retúrn ռիթը́րն գ. Դարձ անդրէն, վերադարձ. դալուստ. յետադարձութիւն. շրջան, պտոյտ, փոխանակութիւն, փոփոխութիւն. արդիւնք, արդասիք, շահ, օգուտ, պտուղ. դրամափոխութիւն, փոխանցումն դրամոց. փոխարէն, տրիտուր, վարձ, շնորհակալութիւն. հատուցումն, դարձուցանելն անդրէն. վերստին դարձ կամ անկումն ('ի հիւանդութիւն). համար, պատասխանի. շրջանակ։

To Retúrn, բ, չ. Դառնալ վերստին, դարձ առնել, գնալ կամ գալ անդրէն. շրջան առնուլ, հոլովիլ. շրջել 'ի վերայ, ընծայել, գրել 'ի յանցանս. տալ կամ առնել պատասխանի։

To Retúrn, բ, ն. Հատուցանել զփոխարէնն, փոխատրել, տալ զտրիտուրն. հատուցանել կամ դարձուցանել անդրէն, վճարել. տալ համար կամ հաշիւ. փոխադրել, փոխանցել, անցուցանել. տալ, ընծայել։

Retúrnable ռիթը́րնէպըլ ած. Վերստին դարձուցանելի (ըստ իրաւագիտաց)։

Retúrner ռիթը́րնըր գ. Դրամափոխ, որ վճարէ կամ անցուցանէ դրամս փոխանակութեան։

Retúrnless ռիթը́րնլէս ած. Անդարձ, անվճար, անհնարին, անդարմանելի։

Reve ռիվ գ. Վիճակակալ (ըստ իրաւագիտաց)։

To Reveál ռիվի́լ բ, ն. Յայտնել, բանալ, 'ի վեր հանել, յայտ առնել, ծանուցանել, ցուցանել։

Reveáler ռիվի́լըր գ. Յայտնիչ։

Rével ռէ́վէլ գ. Խրախճանութ̅ն, խրախութիւն, շուայտութիւն, գինարբուք։

To Rével, բ, չ. Խրախանալ, շուայտիլ, զեղխիլ։

To Rével, բ, ն. Ի բաց կորզել, խլել, հանել, թափել։

Revelátion ռէվիլէ́յշըն գ. Յայտնութ̅ն. գիրք Յայտնութեան։

Réveller ռէ́վէլլըր գ. Խրախճանակից, հանդանակող, որ դեգերի 'ի գինարբուս։

Révelry ռէ́վէլրի գ. Խրախութ̅ն, խրախճանութիւն, շուայտութիւն, զեղխութիւն, գինարբուք։

Revénge ռիվէ́նճ գ. Վրէժ, հատուցումն վրիժուց. քէն, ոխ, ոխակալութ̅ն։

To Revénge, բ, ն. Վրէժխնդիր լինել, առնուլ վրէժս, հատուցանել, հանել զքէն վրիժուն, քինախնդիր լինել։

Revéngeful ռիվէ́նճֆուլ ած. Վրիժաւոր, քինախնդիր, չարայուշ, ոխերիմ, ոխակալ։

Revéngefully ռիվէ́նճֆուլլի մ. Վրէժխնդրութեամբ, ոգւով վրէժխնդրութեան, քինու։

Revéngement ռիվէ́նճմէնթ գ. Վրէժխնդրութիւն, քինախնդրութիւն։

Revénger ռիվէ́նճըր գ. Վրէժխնդիր, վրիժառու։

Revéngingly ռիվէ́նճինկլի մ. Քինու, վրէժխնդրութեամբ, յանհնարինս։

Révenue ռէ́վինիու գ. Եկամուտք, հաս, մուտք։

To Revérb ռիվէ́րպ բ, ն. Անդրադարձուցանել, ցոլացուցանել։

Revérberant ռիվէ́րպէրէնթ ած. Անդրադարձուցիչ, ցոլացուցիչ։

To Revérberate ռիվէ́րպէրէյթ բ, ն. Անդրադարձուցանել, անդրէն հնչեցուցանել. ցոլացուցանել։

To Revérberate, բ, չ. Անդրադառնալ, ցոլանալ. անդրէն հնչել, արձագանգս արձակել։

Reverberátion ռիվէրպէրէ́յշըն գ. Անդրադարձութիւն, ցոլացումն։

Revérberatory ռիվէ́րպէրէթըրի ած. Անդրադարձուցիչ, ցոլացուցիչ. լուսացոյց։

To Revére ռիվի́ր բ, ն. Յարգել, մեծարել, ակնածել, պատուել։

Réverence ռէ́վըրէնս գ. Յարգութիւն, ակնածութիւն, մեծարանք, խոնարհութիւն. ողջոյն, ողջոյն յարգական. յարգութիւն, պատուականութիւն, մեծարգութ̅ն։

To Réverence, բ, ն. Յարգել, ակնածել, մեծարել, պատուել։

Réverencer ռէ́վըրէնսըր գ. Որ յարգէ կամ մեծարէ, ակնածու, պատուագիր։

Réverend ռէ́վըրէնտ ած. Յարգոյ, յարգելի, մեծարգոյ, պատուական։

Réverent ռէ́վըրէնթ ած. Ակնածու, պատուագիր, խոնարհամիտ, համեստ։

Reveréntial ռէվըրէ́նշըլ ած. Յարգական, ակնածու, երկիւղած։

Reveréntially ռէվըրէ́նշըլլի մ. Յարգանօք, յարգութեամբ, երկիւղածութեամբ։

Réverently ռէ́վըրէնթլի մ. Յարգութ̅բ, ակնածութեամբ, պատկառանօք, խոնարհամտութեամբ, երկիւղածութեամբ։

Revérer ռիվի́րըր գ. Պատուագիր, ակնածու, մեծարիչ։

Revérsal — ռիվըրսըլ գ. Նահանջումն հրամանի, փոփոխումն վճռոյ:

Revérse — ռիվըրս գ. Վեր 'ի վայր շրջումն, այլայլութիւն, փոփոխութիւն, կործանումն. հակառակն, ընդդէմն. հակակողմն դահեկանին՝ որ ոչ ունի պատկեր կամ գինիք թագաւորի:

To Revérse, բ, ն. Զվերինն 'ի վայր շրջել. վեր 'ի վայր շրջել, կործանել. շրջել, դարձուցանել. փոխանակել, փոփոխել. յետս դարձուցանել, խափանել:

To Revérse, բ, չ. Յետս կամ անդրէն դառնալ, խոտորիլ:

Revérsible — ռիվըրսիպըլ ած. Զոր մարթ է դարձուցանել կամ նահանջել:

Revérsion — ռիվըրշըն գ. Մուտք 'ի ժառանգութիւն զկնի մահուան այլոյ. յաջորդութիւն, փոխանորդութիւն:

Revérsionary — ռիվըրշընըրի ած. Որ ունի դառնալ 'ի ժառանգութի, ժառանգելի կամ ստանալի առ յապայս: [տաց):

Revért — ռիվըրթ գ. Դարձ (բառ երաժըշ-

To Revért, բ, ն. Փոխել, շրջել, դարձուցանել. անդրէն դարձուցանել, անդրադարձուցանել:

To Revért, բ, չ. Անդրէն կամ յետս դառնալ, վերստին անկանիլ 'ի նոյն:

Revértible — ռիվըրթիպըլ ած. Որ ունի դառնալ վերստին, որ ունի դառնալ:

Revery' — րէվըրի գ. Ցնորք մտաց, բանդագուշանք, զառանցանք:

To Revést — ռիվէսթ բ, ն. Վերստին զգեցուցանել, զարդարել. վերստին տալ իշխանութիւն:

Revéstiary — ռիվէսթիըրի գ. Աւանդատուն, սրբատուն, սարկաւագանոց:

Revíction — ռիվիքշըն գ. Վերստին կենդանութիւն, նորոգ կեանք:

To Revíctual — ռիվիթըլ բ, ն. Վերստին պատրաստել պաշարս, հանդերձել:

Reviéw — ռիվիու գ. Հանդէս, համար, խոյզ, քննութիւն. նորոգ քննութիւն կամ սրբագրութիւն:

To Reviéw, բ, ն. Հայիլ յետս կամ անդրէն. վերստին տեսանել. քաջ կամ մանր քննել. քննել զգիրս առ 'ի ուղղել. քննել, հետազօտել:

Revíle — ռիվայլ գ. Նախատինք, թշնամանք, անարգանք, կշտամբանք, անխրատութիւն:

To Revíle, բ, ն. Անգոսնել, նախատել, անարգել, կշտամբել:

Revíler — ռիվայլըր գ. Նախատիչ, թշնամանող, անարգող:

Revílingly — ռիվայլինկլի մ. Նախատանօք, թշնամանօք, անարգաբար:

Revísal — ռիվայզըլ գ. Նորոգ կամ վերըստին քննութիւն, հանդէս:

Revíse — ռիվայզ գ. Նորոգ քննութիւն, հանդէս կամ սրբագրութիւն:

To Revíse, բ, ն. Վերստին քննել կամ յաւէտ արկանել, հանդէս առնել:

Revíser — ռիվայզըր գ. Քննիչ, քննող, ստուգական:

Revísion — ռիվիժըն գ. Վերստին քննութիւն կամ փորձ:

To Revísit — ռիվիզիթ բ, ն. Վերստին այց առնել կամ յայց ելանել:

Revíval — ռիվայվըլ գ. Նորոգումն, յարութիւն, կազդուրումն, հաստատութիւն:

To Revíve — ռիվայվ բ, չ. Կենդանանալ, յառնել, նորոգիլ 'ի կեանս, վերակենդանել. զօրանալ, ոգի առնուլ, քաջալերիլ, նորոգիլ, արծարծիլ:

To Revíve, բ, ն. Վերստին կենդանացուցանել, յարուցանել. արծարծել, բորբոքել, զարթուցանել. քաջալերել, ախացուցանել. նորոգել, հաստատել. զգաստացուցանել. սրբել, զատել (բառ քիմիկանաց):

Revíver — ռիվայվըր գ. Նորոգիչ, հաստատիչ, զօրացուցիչ:

To Revivíficate — ռիվիվիֆիքէյթ բ, ն. Վերըստին կենդանացուցանել:

Revivificátion — րէվիվիֆիքէյշըն գ. Վերըստին կենդանութիւն:

Revivíscency — րէվիվիսընսի գ. Վերըստին կենդանութիւն կամ նորոգութիւն:

Reúnion — ռիիունիըն գ. Վերստին միաւորութիւն. հաշտութիւն:

To Reuníte — ռիիունայթ բ, ն. Վերստին միաւորել կամ յօդել. հաշտեցուցանել, միաբանել:

To Reuníte, բ, չ. Վերստին միաւորիլ, յարիլ, յօդիլ կամ կցիլ:

Révocable — րէվօքէպըլ ած. Յետս կոչելի, նահանջելի: [նահանջելի:

Révocableness — րէվօքէպըլնէս գ. Լինելն

To Révocate — րէվօքէյթ բ, ն. Կոչել կամ դարձուցանել յետս, նահանջել, խափանել, ջնջել, եղծանել:

Revocátion — րէվօքէյշըն գ. Յետս կոչումն, դարձ. նահանջումն, խափանումն, ջնջումն:

To Revóke — ռիվօք բ, ն. Յետս կոչել, դարձուցանել, նահանջել. խափանել, ջնջել, եղծանել. անդրէն դարձուցանել. հրաժարիլ:

Revókement — ռիվօքմէնթ գ. Նահանջումն, հրաժեշտ, խափանումն:

Revólt — ռիվօլթ գ. Ապստամբութի, դասալքութիւն, ընդվզումն. ապստամբ, խռովեցուցիչ:

To Revólt, բ, չ. Ապստամբիլ, վտարանջել, նշկահել. դառնալ, փոխիլ:

Revólted -րիվօլթէտ ած. Յարուցեալ ընդդէմ, ապստամբեալ, վտարանջեալ:

Revólter -րիվօլթըր գ. Ապստամբ, վտարանջեալ, գլխագարձ, ընդվզեալ:

Revolútion -րէվօլիուշըն գ. Հոլովումն, թաւալումն, շրջան, պտոյտ. յեղափոխութիւն տէրութեան, ալեկոծ, վրդովումն, խռովութիւն ժողովրդեան. յետախաղացութիւն, դարձ այսրէն:

Revolútionary, Revolútionist -րէվօլիուշընէրի, -րէվօլիուշընիսթ ած, և գ. Յեղաշրջուկ, յեղափոխ. յուզակ կամ գըրգռիչ 'ի յեղափոխութիւն:

To Revolútionize -րէվօլիուշընայզ բ, ն. Գրգռել 'ի յեղափոխութիւն, յուզել յեղափոխ սկզբամբք. փոփոխել, կերպարանափոխ առնել:

To Revólve -րիվօլվ բ, չ. Թաւալիլ, հոլովիլ, պարբերիլ, շրջան առնուլ. դառնալ յետս, անկանիլ 'ի վերայ:

To Revólve, բ, ն. Պտուտել, թաւալել, պարբերել. ածել զմտաւ, յածել 'ի մտի, մտախոհ լինել:

Revólver -րիվօլվըր գ. Հրացանակ բազմափողեան և յօգնաշարժութիւն:

To Revómit -րիվօմիթ բ, ն. Փսխել. դարձեալ փսխել:

Revúlsion -րիվըլշըն գ. Խոտորումն կամ այլուր շրջումն (ախտաբեր հիւթոյ):

Revúlsive -րիվըլսիվ ած. Խոտորեցուցիչ (դեղ), դարձուցիչ հիւթոյ:

Rewárd -րիուօրտ գ. Վարձ, վարձատրութիւն, փոխարէն, արժանաւոր. հատուցումն:

To Rewárd, բ, ն. Հատուցանել. վարձատրել, փոխարինել:

Rewárdable -րիուօրտէպըլ ած. Արժանի վարձուց, արգիւնաւոր:

Rewárder -րիուօրտըր գ. Վարձատրիչ, վարձահատոյց:

To Rewórd -րիուըրտ բ, ն. Զնոյն բան ասել կամ կրկնել:

Rhabárbarate -րէպարպըրէյթ ած. Թըրջեալ կամ խառնեալ խաշնդեղով:

Rhábdomancy -րէպտօմէնսի գ. Գաւազանահմայութիւն:

Rhápsodist -րէփսօտիսթ գ. Հագներգու, հաւաքիչ ժողովածոյ բանից:

Rhápsody -րէփսօտի գ. Հագներգութիւն, կարկատուն բանաստեղծութիւն, ժողովածոյ բանք:

Rhétoric -րէթօրիք գ. Ճարտասանութիւն, հռետորութիւն, հռետորական արուեստ. ճարտարութիւն կամ ազդուութիւն բանից:

Rhetórical -րէթօրիքըլ ած. Ճարտասանական, հռետորական:

Rhetórically -րէթօրիքըլլի մ. Ճարտասանօրէն, պերճաբանութեամբ:

To Rhetóricate -րէթօրիքէյթ բ, չ. Ճարտասանել, ճարտարաբանել:

Rhetorícian -րէթօրիշըն գ. Ուսուցիչ ճարտասանութեան. ճարտասան, հռետոր:

Rhetorícian, ած. Ճարտասանի կամ ուսուցչի ճարտասանութեան:

Rheum -րում գ. Հարբուխ:

Rheúmatic -րումէթիք ած. Ախտացեալ պհարբուխ:

Rheúmatism -րումէթիզմ գ. Ռնգերացաւ, յոդացաւ, (ախտ ինչ 'ի հարբխոյ և 'ի յօդացաւութենէ):

Rheúmy -րումի ած. Հարբխալից, ախտացեալ պհարբուխ:

Rhínegrave -րայնկրէյվ գ. Ռենական կոմս կամ կոմսուհի:

Rhíno -րայնօ գ. Արծաթ, դրամ:

Rhinóceros -րայնօսէրօս գ. Ռնգեղջիւր:

Rhomb -րօմպ գ. Տարանկիւն (ձև):

Rhómbic -րօմպիք ած. Տարանկիւնային:

Rhómboid -րօմպօյտ գ. Տարանկիւնային (ձև): [նային:

Rhombóidal -րօմպօյտըլ ած. Տարանկիւ-

Rhúbarb -րուպըրպ գ. Խաշնդեղ:

Rhyme -րայմ գ. Եղանակ, չափ, ներդաշնակութիւն. նմանավերջ ոտանաւոր, նմանավերջումն. ոտանաւոր, քերթուած, տաղ, նուագ. պատասխանի առ բանն կամ առ հնչումն:

To Rhyme, բ, չ. Յանգիլ նոյնավերջ, յանգել նովին հնչմամբ, յօրինել յանգաւոր ոտանաւորս, չափով բանս յարդարել:

Rhy'mer, Rhy'mster -րայմըր, -րայմսթըր գ. Յանգաստեղծ. տաղաչափ, յաւէտ գձուձ քերթող, անհամ բանաստեղծ:

Rhy'thmical -րիթմիքըլ ած. Ներդաշնակաւոր, չափեալ, նմանավերջ:

Rib -րիպ գ. Կող:

Ríbald -րիպըլտ գ. Անզգամ, չարագործ, ժանտ:

Ríbaldry -րիպըլտրի գ. Անզգամութիւն, ժանտութիւն, գազրութիւն, անառակութիւն:

Ríband -րիպըն գ. Ժապաւէն:

Ríbbed -րիպտ ած. Կողիւք զարդարեալ կամ ամրափակեալ, կողաւոր:

Ríbbon -րիպըն. Տես Riband.

To Ríbroast -րիպրօսթ բ, չ. Խոշտանգել, ուժգին գանակոծ առնել:

Ríbwort -րիպուըրթ գ. Ջղախոտ:

Rice -րայս գ. Որիզ, բրինձ: --field, արտորայ որզոյ:

Rich րիչ ած. Հարուստ, ճոխ, մեծատուն. մեծագին, պատուական. առատիկ, բաղում. առատ, բերրի. ուժեղ, աղդու, զօրաւոր:

Riched րիչդ ած. Մեծացեալ, ճոխացեալ, լցեալ, առատացեալ:

Riches րիչէզ գ. Մեծութիւնք, ճոխութիւն, ինչք, գանձք, ստացուածք, գոյք. շքեղութիւն:

Richly րիչլի մ. Ճոխաբար. շքեղաբար. առատապէս, լիով, բաղմօք. քաջիկ, մեծապէս:

Richness րիչնէս գ. Մեծութիւն, հարստութիւն, ճոխութիւն. շքեղութիւն, պայծառութիւն. առատութիւն, լիութի. արգասաւորութիւն, պտղաւէտութիւն:

Rick րիք գ. Գաղիչ, օրան. դէզ, շեղջ, կոյտ: Տես Reek.

Rickets րիքէթս գ. Յօդուածացաւութիւն ինչ մանկանց:

Rickety րիքէթի ած. Յօդուածացաւ:

Ricture րիքչիուր գ. Բացուած, ծակ, ճեղքուած:

Rid րիտ. Կատարեալ ժամանակ to Ride բայի:

To Rid, բ, ն. Ջերծուցանել, ճողոպրել, փրկել. սրբել, մաքրել. բառնալ 'ի բաց առնուլ, հանել:

Riddance րիտտէնս գ. Ջերծումն, ազատութիւն. բարձումն. ճեպ. աւարտ:

Ridden րիտըն. Անցեալ ընդունելութիւն to Ride բայի:

Riddle րիտըլ գ. Առեղծուած, առակ, խրթնաբանութիւն. կնճիռն, դժուարութիւն. խարբալ:

To Riddle, բ, ն. Մեկնել զառակս, լուծանել զառեղծուածս. խարբալել:

To Riddle, բ, չ. Խրթնաբանել, ծածկաբանել, երկդիմի կամ պատ 'ի պատ բանիւք խօսել:

Riddlingly րիտլինկլի մ. Գաղտ, 'ի ծածուկ, զանխլաբար, յանդէտս:

To Ride րայտ բ, չ. Հեծանել, գնալ երիվարաւ. բարձեալ բերել. վարիլ, խաղալ. աշտանակել 'ի ձի, վարժիլ 'ի հեծելութիւն. խարխափ արկանել:

To Ride, բ, ն. Հեծուցանել, բառնալ. չարաչար վարել, աշխատ առնել:

Rider րայտըր գ. Հեծեալ 'ի ձի, նստեալ 'ի կառս, ձիաւոր, որ գնայ 'ի կառս. ձիավարժ, ուսուցիչ ձիավարութեան:

Ridge րիճ գ. Ողն. ողնայար կամ ողնաշար. բարձրութիւն, գագաթն, կատար, արտեւան, ծայր, ծագ. ակօս. պատուց, ուռույց. տանիք, յարկ:

To Ridge, բ, ն. Յարկել. ամբառնալ:

Rídgil, Rídgling րիճիլ, րիճլինկ գ. Խոյ կիսաթաղամատուր:

Rídgy րիճի ած. Բարձրաբերձ, գիզացեալ, բարձրագագաթն:

Rídicule րիտիքիուլ գ. Ծաղր, կատակ, խաղ, ծաղրական զրոյց:

To Rídicule, բ, ն. Խաղ կամ ծաղր առնել, կատակել, ծանակել, ծիծաղիլ:

Ridicúler րիտիքիուլըր գ. Ծաղրարար, կատակ, ծաղրակատակ:

Ridículous րիտիքիուլըս ած. Ծաղրական, ծիծաղական, ծիծաղելի, ծաղու կի՛ ձաղանաց արժանի:

Ridículously րիտիքիուլըսլի մ. Ընդ խաղս կամ ընդ կատակս, ծաղրական իմն օրինակաւ:

Ridículousness րիտիքիուլըսնէս գ. Ծաղրականութիւն, ծաղրական գոյն:

Ríding րայտինկ գ. Ճեմք 'ի ձի (կամ 'ի կառս). հեծելութիւն. սահմանք (երկրի կոմսի): --habit, ամազոնք: --coat, վերարկու հեծելոյ: --hood, թիկնոց կանանց 'ի ճանապարհորդութեան կամ 'ի հեծելութե: --school, ձիավարժութի, վարժք երիվարի. ասպարէս, կրկէս ձիավարժութեան: --master, ձիավարժ, ուսուցիչ ձիավարութեան: --whip, խարազան, մըտրակ հեծելոյ:

Rie րայ գ. Հաճար, աշարայ:

Rife րայֆ ած. Տիրեալ, զօրացեալ, յաճախեալ, սփռեալ, տարածեալ:

Rífely րայֆլի մ. Յաճախագոյնս, կարի իմն, ուժգինս, զկնի միմեանց:

Ríféness րայֆնէս գ. Յաճախութիւն, սաստկութիւն, առաւելութիւն:

Ríffraff րիֆրէֆ գ. Աւելորդ կամ անպիտան ինչ, կղկղանք:

To Rífle րայֆըլ բ, ն. Յափշտակել, կողոպտել, գողանալ. բառնալ, ունել, առնուլ:

Rífler րայֆլըր գ. Աւարառու, յափըշտակող, կողոպտիչ:

Rift րիֆթ գ. Ճեղքուած, պատառուած, ծակ, բացուած:

To Rift, բ, ն. Ճեղքել, պատառել, հերձանել, բանալ:

To Rift, բ, չ. Ճեղքիլ, հերձանիլ, բացեալ լինել. ձգուտալ:

Rig րիկ գ. Արտեւան, գագաթն:

To Rig, բ, ն. Համդերձել, յօրինել, կազմել, պատրաստել. զարդարել, յարդարել, պճնել:
['ի կաքաւս:

Rigadoón րիկէտուն գ. Հոխդոդեան քայլ

Rigátion րայկէշըն գ. Ոռոգումն:

Rígger րիկկըր գ. Համդերձիչ նաւու:

Rígging րիկկինկ գ. Համդերձանք կամ կազմածք նաւու:

Ríggish րի՛կկիշ ած. Պոռնկական, վաւաշ, պագշոտ։

To Ríggle րի՛կկըլ բ, ն. Տատանել, շարժել։ Տես to Wriggle.

Right րայթ ած. Ուղիղ, յարմար, վայելուչ, 'ի դէպ, յանկաւոր. Ճշմարիտ, իրաւ, ստոյգ, հաւաստի, հարազատ. ուղիղ, անխախտ, անվրէպ, Ճիշդ. արդար, իրաւացի, անաչառ, արդարադատ. աջ, աջոյ. ուղղորդ, կանգուն, ուղղահայեաց. ողջոյն, համբուն. արդար, անկեղծ, անարատ։ You are –, տամ քեզ իրաւունս։

Right, մ. Ուղղութեամբ, բարւոք, իրաւամբք, ստուգիւ, ամբողջապէս. Ճշգիւ, անվրէպ. ուղղակի, ընդ ուղղորդն, շեշտակի. յոյժ, բազմօք, կարի իմն։ – honourable, մեծապատիւ։ – reverend, գերյարգոյ։

Right! ձյն. Քա՛ջ է, բարւո՛ք է, կարի յիրաւունս։

Right, գ. Ուղղութիւն, արդարութիւն. իրաւունք, օրէնք, Ճշմարտութիւն. ամբծութիւն, անարատութիւն. իշխանութիւն, արտօնութիւն, ազատութիւն. աջ, աջակողմն։ To –s, ուղղակի, ընդ ուղղորդն. ուղղութբ, անվրէպ։ – -hand, աջոյ ձեռն, աջ։

To Right, բ, ն. Իրաւ առնել, տալ իրաւունս, արդարացուցանել։

Ríghteous րա՛յչըս ած. Ուղիղ, արդար, ամբիծ, անարատ, առաքինի. արդարացի, իրաւացի։

Ríghteously րա՛յչըսլի մ. Ուղղութբ, արդարութեամբ, իրաւամբք։

Ríghteousness րա՛յչըսնէս գ. Ուղղութիւն, արդարութիւն, անարատութիւն։

Ríghtful րա՛յթֆուլ ած. Որ ունի իրաւունս, Ճշմարիտ, հարազատ, օրինաւոր. ուղիղ, արդար, արդարացի, իրաւացի։

Ríghtfully րա՛յթֆուլլի մ. Ուղղութբ, արդարութբ, ըստ իրաւանց, իրաւամբք, ըստ օրինաց։

Ríghtfulness րա՛յթֆուլնէս գ. Ուղղութիւն, արդարութիւն, իրաւունք։

Ríghtly րա՛յթլի մ. Ուղղութեամբ, իրաւամբք. քաջիկ, յարմարապէս, բարիոք, ըստ պատշաճի, ըստ օրինաց, արդարապէս. ամբծութբ, անարատաբար. անվրէպ, անխախտ. ուղիղ, ուղղակի, ընդ ուղղորդն։

Ríghtness րա՛յթնէս գ. Ուղղութիւն, անխախտութիւն, անվրիպութիւն։

Rígid րի՛ճիտ ած. Խիստ, կարծր. անաչառ, դառն, սաստիկ, անողորմ, անհնարին։

Rigídity րիճի՛տիթի գ. Խստութի, կարծրութիւն, սերտութիւն. անաչառութի. դառնութիւն, սաստկութիւն, բրտութի։

Rígidly րի՛ճիտլի մ. Խստիւ, անաչառ, սաստկութեամբ, անխնայ։

Rígidness րի՛ճիտնէս գ. Խստութիւն, կարծրութիւն, սաստկութիւն, անաչառութիւն։

Ríglet րի՛կլէթ գ. Կանոն, քանոն, շըրջանակ։

Rígol րա՛յկօլ գ. Բոլորակ, շրջանակ, սըր[ակ։

Rígorous րի՛կըրըս ած. Խիստ, անաչառ, անողորմ, սաստիկ. Ճիշդ, զգուշագոյն։

Rígorously րի՛կըրըսլի մ. Խստիւ, խստագոյնս, անաչառապէս. Ճշգիւ։

Rígour րի՛կըր գ. Խստութիւն, պնդութիւն. սարսուռ տենդի. անաչառութիւն, Ճշդութիւն. խստակրօնութիւն. սաստկութիւն, դառնութիւն, անգթութիւն։

Rill րիլ գ. Վտակ, առու, առուակ։

To Rill, բ, չ. Վտականալ, հոսել խըխաղաղ։

Ríllet րի՛լլէթ գ. Վտակ, առուակ։ Տես Rivulet.

Rim րիմ գ. Եզր, ծայր, սպառուած, շուրթն, շրջանակ. միջկ կամ թաղանթ (աղեաց)։

Rime րայմ գ. Եղեամն. Ճեղքուած, ծակ, պատառուած։

To Rime, բ, չ. Սառիլ եղեամամբ։

To Rímple րի՛մփըլ բ, ն. Խորշոմիլ, կընՃռիլ, գալարիլ։

Rímy րա՛յմի ած. Եղեամնալից, եղեամնապատ, մգամած, խոնաւ։

Rind րայնտ գ. Կեղև, փեճեկ, պատեանք։

To Rind, բ, չ. Հանել կամ մերկացուցանել զկեղեն։

Ring րին գ. Բոլորակ, շրջանակ, բագ, մանեակ. մատանի. օղ, օղամանեակ. կըրկէս. ակումբ, պար, դաս, խումբ. քաղցրաձայն հնչիւն զանգակաց, հնչիւն նուագարանաց. հնչիւն, ձայն։

To Ring, բ, ն. Հնչեցուցանել, հարկանել. կոչել, ազդ առնել 'ի հնչիւն զանգակի. ակումբ բոլորել, պար առնուլ, շուրջ պատել. դնել զմատանի. արկանել բագ 'ի ցռուկն։

To Ring, բ, չ. Հնչել, հարկանել. յօրինել ներդաշնակութիւն ձայնի զանգակօք. հնչել, լսելի լինել. հնչիւն արձակել. թընդալ։

Ríng-bone րին-պօն գ. Կոշտ ինչ յոտս ձիոյ։

Ríng-dove րին-տըվ գ. Հօփալ։

Rínger րի՛նըր գ. Զանգակահար։

Ring-leáder րին-լի՛տըր գ. Պարագլուխ կամ գլուխ ապստամբաց։

Rínglet րի՛նլէթ գ. Մատանի փոքրիկ. օղ, օղամանեակ. բոլորակ, շրջանակ. ակումբ, պար. խոպոպք հերաց, փարք գալարածոյք։

Ríngstreaked ռինկսդրիքդ ած. Բոլորախայտ կամ գոլորշախայտ, պխակ:

Ríngtail ռինկթէյլ գ. Թռչուն ինչ յափշտակիչ:

Ríng-worm ռինկ-ուըրմ գ. Որքին:

To Rinse ռինս բ, ն. Ողողել, լուանալ:

Rínser ռինսըր գ. Որ ողողէ կամ լուանայ, լուացող:

Ríot ռայըթ գ. Զեղխութիւն, շուայտութիւն, անառակութիւն. աղմուկ, կագ, ապստամբութիւն: To run —, աղմկել, խռովեցուցանել:

To Ríot, բ, չ. Զեղխել, շուայտել, անառակել, անկզխանալ. կագել, վիճել, աղմուկ յարուցանել. յուզել, ապստամբեցուցանել:

Ríoter ռայըթըր գ. Ցռայլ, զեղխ, անառակ, վատնիչ. ապստամբեցուցիչ, խռովարար, աղմկայոյզ:

Ríotous ռայըթըս ած. Զեղխ, շռայլ, անառակ, անկարգ, սանձարձակ. խռովայոյզ, խռովարար:

Ríotously ռայըթըսլի մ. Զեղխութեամբ, շուայտութեամբ, անառակութեամբ. աղմկաւ, խռովութեամբ, ապստամբութեամբ:

To Rip րիփ բ, ն. Հերձանել, պատառել, ճեղքել, կեղեքել, քակտել. խլել, հանել, թափել. բանալ, յայտնել, քննել, յուզել, ձեռագոտել:

Ripe րայփ ած. Հասուն, հասեալ. կատարեալ, կիրթ, զգօն, խոհական. յարմար, չափահաս:

To Ripe, բ, չ. Հասանել պտղոց, հասունանալ, ժամանել: Տես to Ripen.

To Ripe, բ, ն. Հասունացուցանել, հասուցանել, աւարտել:

Rípely րայփլի մ. Ի դէպ ժամու:

To Rípen րայփըն բ, չ. Հասանել պտղոց, հասունանալ, ժամանել:

To Rípen, բ, ն. Հասուցանել, հասունացուցանել. աւարտել, կատարել, հասուցանել 'ի չափ:

Rípeness րայփնէս գ. Հասունութիւն. աճումն, զարգացումն, կատարելութիւն, լրումն. յարմարութիւն, դիպողութիւն:

Rípper րիփփըր գ. Որ պատառէ կամ հերձանէ:

To Rípple րիփփըլ բ, չ. Ծածանիլ կամ ծփիլ ջրոյ:

Rise րայզ գ. Յառնելն, կանգնումն, ելք. վերելք, զառ 'ի վեր. բարձրութիւն. ելք կամ ծագումն արեւու. աճումն, առաւելութիւն. սկիզբն, ծագումն, աղբիւր, արմատ, սկզբնաւորութիւն:

To Rise, բ, չ. Յառնել, կանգնիլ, ելանել. ծագիլ, երեւիլ. բարձրանալ, ամբառնալ, դիզանալ. ուռնուլ, ցցուիլ. բղխել, յառաջ գալ, գոյանալ. յանդիման լինել, գալ 'ի տեսութիւն. յառնել 'ի վերայ կամ ընդդէմ. աճել, բազմանալ, մեծանալ, առաւելուլ. յառնել 'ի մեռելոց. դիպել, հանդիպել, պատահել:

Rísen րայզըն. Անցեալ ընդունելութիւն to Rise բայի:

Ríser րայզըր գ. Որ յառնէ:

Risibílity րիզիպիլիթի գ. Ծիծաղականութիւն:

Rísible րիզիպըլ ած. Ծիծաղական, ծաղրական, ծիծաղելի:

Risk րիսք գ. Վտանգ:

To Risk, բ, ն. Արկանել 'ի վտանգ, վտանգել:

Rísker րիսքըր գ. Որ արկանէ 'ի վտանգ, յանդուգն:

Rite րայթ գ. Արարողութիւն, ծէս, հանդէս, սովորութիւն, պաշտօն, կարգ:

Rítual րիթիուէլ ած. Ծիսական, հանդիսի, արարողութեանց:

Rítual, գ. Մաշտոց, ծիսարան, գիրք արարողութեանց եկեղեցւոյ:

Rítualist րիթիուէլիսթ գ. Հմուտ արարողութեանց եկեղեցւոյ:

Rívage րայվէճ գ. Ափն, եզր, գետափն, ծովեզր:

Ríval րայվըլ գ. Նախանձորդ, նախանձաւոր, հետամուտ. տարփակից, հոմանի:

Ríval, ած. Նախանձաւոր, հետամուտ:

To Ríval, բ, ն. Նախանձիլ, նախանձ բերել. ջանալ, հետամուտ լինել:

To Ríval, բ, չ. Նախանձաւոր կամ հետամուտ լինել:

Riválity, Rívalry րայվէլիթի, րայվըլրի գ. Նախանձ, նախանձաւորութիւն, հետամտութիւն:

Rívalship րայվըլշիփ գ. Նախանձաւորութիւն:

To Rive րայվ բ, ն. Ճեղքել, պատառել, հերձանել, բաժանել:

To Rive, բ, չ. Հերձանիլ, պատառիլ, բաժանիլ:

To Rive, բ, ն. Տ. to Derive, to Direct.

To Rível րիվըլ բ, ն. Խորշոմեցուցանել. կնճռել, թարշամեցուցանել, թառամեցուցանել:

Ríven րիվըն. Անցեալ ընդունելութիւն to Rive բայի:

Ríver րիվըր գ. Գետ: — -dragon, վիշապ գետոյ, կոկորդիլոս. Փարաւոն (ըստ Միլդընի): — -God, չաստուած գետոյ: — -horse, ձիագետի:

Rívet րիվիթ գ. Բեւեռ կամ երկաթ հաստատեալ յերկաթին ծայրս:

To Rívet, բ, ն. Հաստատել զերկաթն ծայրս բևեռին. մխել, հաստատել, ամրապնդել. սևեռել, դրոշմել, տպաւորել:

Rívulet ռի՛վիուլէթ գ. Առու, առուակ, վտակ:

Rixdóllar ռիքստօ՛լլըր գ. Արծաթի դահեկան ինչ գերմանացւոց (1½ ֆիօրին):

Roach ռօչ գ. Սպիտակ ձուկն ինչ գետոյ:

Road ռօտ գ. Ճանապարհ, պողոտայ. ծովափն ուր արկանեն զխարիսխ նաւք. արշաւանք, ասպատակութիւն. Ճանապարհորդութիւն, գնացք:

To Roam ռօմ բ, չ. Թափառիլ, աստանդական շրջիլ, դեգերիլ, յածիլ:

To Roam, բ, ն. Յածեցուցանել, աստ և անդ շրջեցուցանել:

Roámer ռօ՛մըր գ. Թափառական, աստանդական, վատթարնդի:

Roan ռօն ած. Ի գոյն եգիպտացորենոյ:

Roar ռօր գ. Մռնչիւն, բառաչիւն, գոչիւն. հնչիւն, բարբառ, աղաղակ, կոծ:

To Roar, բ, չ. Մռնչել, գոչել, հնչել, ձայն արձակել, աղաղակել:

Roárer ռօ՛րըր գ. Որ մռնչէ, աղաղակէ կամ գոչէ:

Roáry ռօ՛րի ած. Ցօղազին, ցօղալից:

Roast ռօսթ ած. Խորովեալ, խորովածոյ: – beef, – meat, խորոված, միս խորովածոյ: To rule the –, տիրել, ուղղել, կառավարել:

To Roast, բ, ն. Խորովել. չորացուցանել. այրել, առնչորել, բովբոքել:

Rob ռօպ գ. Ռուփ, ռուպ, շարապ:

To Rob, բ, ն. Յափշտակել, գողանալ, հանել, մերկացուցանել, կողոպտել, զրկել:

Róbber ռօ՛պպըր գ. Գող, յափշտակող, աւազակ, հուրկահար:

Róbbery ռօ՛պպըրի գ. Գողութիւն, յափշտակութիւն, աւազակութիւն:

Robe ռօպ գ. Պատմուճան, զգեստ փառաց:

To Robe, բ, ն. Արկանել զպատմուճան, զգեստաւորել, զարդարել:

Róbin, Robin-red-breast ռօ՛պին գ. Կարմրալանջ (թռչուն):

Robóreous ռօպօ՛րիըս ած. Կաղնեայ:

Robúst, Robústious ռօպը՛սթ, ռօպը՛սթիըս ած. Կորովի, հզօր, հուժկու, ուժեղ. բուռն, սաստիկ:

Robústness ռօպը՛սթնէս գ. Կորովութիւն, զօրեղութիւն:

Rocambóle ռօքէմպօ՛լ գ. Սխտոր ինչ վայրի խառորոյ:

Roche-álum ռօչ-է՛լըմ գ. Աղք ինչ լեառնի պաղլեղի:

Róchet ռօ՛չէթ գ. Վտաւակ (շապիկ եկեղեցականի). Ձուկն ինչ:

Rock ռօք գ. Ժայռ, պարեխ, ապառաժ. բերդ, ամրութիւն, ապաւէն. ալեկատ, րոք:

To Rock, բ, ն. Տատանել, շարժել, գըլ-լըրդել. շարժել զօրօրան. հանգուցանել:

To Rock, բ, չ. Տատանիլ, շարժիլ, դղրդիլ:

Rock-salt ռօ՛ք-սօլթ գ. Աղ բոլուց, աղքար, աղուճակ:

Rócker ռօ՛քըր գ. Որ շարժէ զօրօրան, օրօրաշարժ:

Rócket ռօ՛քէթ գ. Փամփուշտ օդաձիգ արհեստական հրով. խոտ ինչ կծուահամ:

Róckless ռօ՛քլէս ած. Անժայռ:

Róckrose ռօ՛քրօզ գ. Լատան (բոյս):

Róckwork ռօ՛քուըրք գ. Որմ քարաժայռ:

Rócky ռօ՛քի ած. Ապառաժ, առապար. վիմորդեան. խիստ, անսեղխաղի, պնդացեալ, քարացեալ:

Rod ռօտ գ. Գաւազան. գաւազան արքայական. ձող. ձողաչափ. գաւազան խրատու. եղէգն կարթի ձկնորսաց:

Rode ռօտ. Կատարեալ ժամանակ to Ride բայի:

Rodomontáde ռօտօմօնթէ՛յտ գ. Կօկոզանք, մեծաբանութիւն:

To Rodomontáde, բ, չ. Պարծիլ, մեծաբանել:

Roe ռօ գ. Տեսակ ինչ այծեման. մատակ այծեամն, եղն. ձկնկիթ:

Rogátion ռօկէ՛յշըն գ. Աղաչանք, մաղթանք, պաղատանք: – -week, շաբաթ եռօրեայ մաղթանաց յառաջ քան զհամբարձումն վասն պտղաբերութեան:

Rogue ռօկ գ. Թափառական, աստանդական, դատարկասուն. գող, աւազակ, որբիայ, հուրկահար. անզգամ, խառնագնաց, անառակ. ծաղրածու, խեղկատակ:

To Rogue, բ, չ. Թափառական կամ դատարկասուն շրջիլ. խեղկատակել. ձեռնածու լինել:

Róguery ռօ՛կըրի գ. Թափառականութիւն, աստանդականութիւն, ձեռնածութիւն, խաբէութիւն. խեղկատակութիւն, ծաղրածութիւն:

Rógueship ռօ՛կշիփ գ. Անզգամութիւն, չարութիւն, անառակութիւն:

Róguish ռօ՛կիշ ած. Թափառական, աստանդական, դատարկասուն. ձեռնածու, խաբեբայ. անզգամ, չարագործ, ժանտ, ճիւաղակար:

Róguishly ռօ՛կիշլի մ. Նենգութեամբ, չարութեամբ, անզգամութեամբ:

Róguishness ռօ՛կիշնէս գ. Նենգութիւն, չարութիւն, անզգամութիւն. կատակ:

Róguy ռօ́կի ած. Անզգամ, խաբեբայ, ստահակ (բառ ռամկաց):

To Roist, to Róister ռօյստ, ռօ́յստըր բ, չ. Խռովել, զայրանալ, ժխտանալ. խրոխտալ, մեծաբանս մնասեաց բարբառել, աղմուկ յարուցանել:

Róister, Róisterer ռօ́յստըր, ռօ́յստըրըր գ. Խռովարար, խրոխտ, մեծաբան:

Roll ռօլ գ. Թաւալումն, գլորումն. շրջան. բոլորակ, գնտակ. տումար, մատեան. գլան. ցանկ, համար. դիւան, դիւանագրութիւնք, արձանագրութիւնք, գիրք յիշատակաց, յիշատակարան. պաշտօն, վիճակ:

To Roll, բ, ն. Թաւալել, թաւալեցուցանել, գլել, գլորել. հոլովել, պտուտել. պարուրել. շրջել, դարձուցանել, թիւրել. գալարել. գնդել, գնդացուցանել. հոսել, արկանել, խաղացուցանել. պատատել, փաթութել:

To Roll, բ, չ. Թաւալիլ, հոլովիլ, գլորիլ. պտուտիլ. պարուրիլ. շրջիլ, դառնալ, խաղալ. ծփիլ, տատանիլ, ալեկոծիլ. մէտ 'ի մէտ խոնարհիլ. թաւալգլոր խաղալ կամ հոսել:

Róller ռօ́լլըր գ. Գլան. փաթոյթ, պատատ, կապ, երիզ:

Rólling-pin ռօ́լլին-փին գ. Գլան (խմորոյ), լուլան:

Rólling-press ռօ́լլին-փրէս գ. Գլան մամլոյ (փորագրելի պատկերաց):

Róllypooly ռօ́լլիփուլի գ. Տեսակ ինչ խաղու գնտակի:

Rómage ռը́մէճ գ. Աղմուկ, շփոթ:

Románce ռօմէ́նս գ. Վէպք, առասպել պատմութիւն (շահատակութեանց և սրափանաց). կեղծիք, սուտութիւն:

To Románce, բ, չ. Կեղծել, վիպասանել, առասպելաբանել:

Románcer ռօմէ́նսըր գ. Առասպելարկու, առասպելաբան, ստախօս:

To Rómanize ռօ́մէնայզ բ, ն. Լատինացուցանել, վերածել յոճ լատին բարբառոյ:

Romántic ռօմէ́նթիք ած. Առասպելական. սուտ, ստայօդ, կեղծ. անհեթեթ, մտացածին: [տով):

Rómish ռօ́միշ ած. Հռոմէական (հաւա-

Romp ռօմփ գ. Աղջիկ գիւղական՝ բիրտ և անոպայ. խաղ և զբօսանք դեղջկաց կամ անհեթեթ:

To Romp, բ, չ. Խաղալ դեղջկօրէն կամ անհեթեթս:

Róndeau ռօ́նտօ գ. Ազգ ինչ վաղեմի բանաստեղծութեան:

Róndle ռօ́նտըլ գ. Բոլորակ, գնդակ:

Rónion ռը́նիըն գ. Կին յաղթանդամ և յոյր:

Ront ռընթ գ. Կենդանի ստուարամարմին:

Rood ռուտ գ. Չորրորդ մասն միոյ լծավարի. ձող, ձողաչափ. խաչափայտ:

Roódloft ռու́տլօֆթ գ. Խաչարձան:

Roof ռուֆ գ. Յարկ, տանիք. տուն, բնակարան, բնակութիւն. կամար, վերնայարկ. առաստաղ, ձեղուն. քիմք:

To Roof, բ, ն. Յարկել, ձգել զվերնայարկ կամ զկամար. փակել 'ի տան կամ ընդ յարկաւ:

Roófy ռու́ֆի ած. Յարկեալ, յարկածածուկ:

Rook ռուք գ. Ազգ ինչ ագռաւու. դղեակ սատրընջ խաղուն. խորամանկ, խաբեբայ, նենգաւոր:

To Rook, բ, չ. Պատրել 'ի խաղու, նենգել, խորամանկել:

Roókery ռու́քըրի գ. Կնձնիք ուր որք դնեն զբոյնս. վայր անպիտան:

Roóky ռու́քի ած. Բնակեալ յորեաց:

Room ռում գ. Տեղի, վայր, սահման. անցք, ճանապարհ. տեղի, փոխանակ. դիւրութիւն, պատեհութիւն, միջոց, ժամ, տեղի, առիթ. սենեակ, խուց, բնակարան:
In the – of, 'ի տեղի, փոխանակ:

Roómage ռու́մէճ գ. Տեղի, վայր, միջոց, ընդարձակութիւն:

Roóminess ռու́մինէս գ. Ընդարձակութիւն, սահման, տարածութիւն:

Roómy ռու́մի ած. Լայն, ընդարձակ, լայնատարր, ընդարձակատարր:

Roost ռուսթ գ. Կայարան կամ դադարք թռչնոց. քուն, հանգիստ:

To Roost, բ, չ. Դարել կամ դադարել հաւուց, ննջել կամ 'ի քուն լինել թռչնոց. բնակել, դադարել:

Root ռութ գ. Արմատ. յատակ, խորք, ստորին մասն, ոտն. բոյս քաղցրարմատ. արմատ, սկիզբն, պատճառ. հիմն, հաստատութիւն, խարիսխ:

To Root, բ, չ. Արմատանալ, արձակել արմատս. փորել, պեղել. խորասուզիլ, ընկղմիլ 'ի խորս:

To Root, բ, ն. Արմատացուցանել, խորարմատ տնկել. սնդել, հաստատել: To – out, up, արմատաքի խլել. հանել 'ի բաց, մերժել:

Roóted ռու́թէտ ած. Արմատացեալ, խոր, խորարմատ. հաստատուն, հաստարմատ, հնացեալ, զօրացեալ:

Roótedly ռու́թէտլի մ. Խորարմատ, հաստարմատ, խորագոյնս, 'ի խորս, կարի իմն, ուժգին:

Roóty ռու́թի ած. Արմատալից, բազմարմատ:

Rope ռօփ գ. Առասան, չուան, լար, պարան, տոռն, խեղդ. շարք (սոխից)։
To Rope, բ, չ. Ծորել, հոսել։
Rópedancer ռօ՛փտէնսըր գ. Լարախաղաց։
Rópemaker, Róper ռօ՛փմէյքըր, ռօ՛փըր գ. Չուանագործ, պարանագործ։
Rópery, Rópetrick ռօ՛փըրի, ռօ՛փթրիք գ. Անզգամութիւն, չարութիւն, նենգութիւն, գործ արժանի կախաղանի։
Rópiness ռօ՛փինէս գ. Թանձրութիւն, կպուականութիւն, խժային հանգամանք։
Rópy ռօ՛փի ած. Թանձր, մածուցիկ, խժային, կպուական։
Róquelaure ռօ՛քլըր գ. Վերարկու կամ լօդիկ թեզանաւոր։
Rorátion ռօրէ՛շըն գ. Ցօղումն, ցօղ։
Rórid ռօ՛րիտ ած. Ցօղալից, ցօղագին։
Roríferous ռօրի՛ֆէրըս ած. Ցօղաբեր։
Rorífluent ռօրի՛ֆլիուէնթ ած. Ցօղահոս, ցօղաբուղխ։
Rósary ռօ՛զէրի գ. Վարդարան։
Róscio ռօ՛սշիօ ած. Ցօղալից, ցօղագին, խոնաւ։
Rose ռօզ գ. Վարդ. փոքրիկ վարդ. վարդաձև. գնդակ (ցնցղոյ)։ – -bud, կոկոն վարդի։ – -bush, – -tree, վարդենի, վարդաթուփ։ – -mallow, մոլոշավարդ։ – -water, վարդաջուր։ under the –, գաղտ, առանձին։
Rose, Կատարեալ ժամանակ to Rise բային։
Róseate ռօ՛ժիէթ ած. Վարդալից. վարդագոյն, կարմրափայլ, վարդագեղ, վարդահոտ։ [փայլ։
Rósed ռօ՛զտ ած. Վարդագեղ, կարմրա-
Rósemary ռօ՛զմէրի գ. Լիբանոնվան (թուփ մշտադալար և քաղցրահոտ)։
Róset ռօ՛զէթ գ. Ներկ ինչ վարդագոյն կամ կարմիր։ [տան։
Rósier ռօ՛ժիըր գ. Վարդենիք, վարդա-
Rósin ռօ՛զին գ. Ռետին, խէժ. աւիշկ բուսոց։
To Rósin, բ, ն. Ծեփել ռետնիւ։
Rósiny ռօ՛զինի ած. Խժանման։
Róssel ռօ՛սսիլ գ. Գետին կակուղ։
Róstrated ռօ՛սթրէյթէտ ած. Ցռկանաւ։
Róstrum ռօ՛սթրըմ գ. Կտուց (թռչնոյ). ցռուկ (նաւի). բեմ ատենաբանութեան. պատիճ ջ.քահան գործւոյ. գործի ինչ մի-րահատից։
Rósy ռօ՛զի ած. Վարդագոյն, վարդագեղ, կարմիր, կարմրափայլ։
Rot ռօթ գ. Խաշնամահ, ժանտախտ խաշանց. փտութիւն, ապականութիւն։
To Rot, բ, չ. Փտիլ, ապականիլ, քակտիլ, լուծանիլ։
To Rot, բ, ն. Փտեցուցանել, ապականել. եղծանել։
Rótary ռօ՛թէրի ած. Թաւալական։
Rótated ռօ՛թէթէտ ած. Հոլովեալ հերև գանիւ, ճախարակեալ, անուաւոր։
Rotátion ռօթէ՛շըն գ. Հոլովումն, թաւալումն, շրջանակութիւն. յաջորդութիւն, փոփոխութիւն։
Rotátor ռօթէ՛յթըր գ. Հոլովիչ, թաւալեցուցիչ, շրջանակիչ։
Rote ռօթ գ. Բանք ուսեալ 'ի բերան՝ առանց իմանալոյ զմիտս։
To Rote, բ, ն. Ուսանել 'ի բերան կամ գանձել 'ի միտս և ոչ իմանալ։
Rótgut ռօ՛թկըթ գ. Գարեջուր անպիտան (ըստ ռամկաց)։
Rótten ռօ՛թթըն ած. Փտեալ, ապականեալ, նեխեալ, գարշահոտ. զաղփաղփուն, անհաստատ. լուծական, լոյծ։
Róttenness ռօ՛թթըննէս գ. Փտութիւն, նեխ, ապականութիւն։
Rotúnd ռօթը՛նտ ած. Բոլորակ, բոլորշի, գնտակաձև։ [լորատապարթ։
Rotúndifolious ռօթը՛նտիֆօլիըս ած. Բո-
Rotúndity ռօթը՛նտիթի գ. Բոլորութիւն, բոլորակութիւն, գնտակութիւն։
Rotúndo ռօթը՛նտօ գ. Բոլորշի շինուած։
To Rove ռօվ բ, չ. Թափառիլ, ատտանդական կամ վտարանդի շրջիլ. շրջիլ յասպատակութի. գանդաչել, մոլորիլ, դեգերիլ։
To Rove, բ, ն. Ցածիլ, շրջիլ։
Róver ռօ՛վըր գ. Թափառական, աստանդական, վտարանդի. ասպատակաւոր, հէն։ At –s, վարկպարազի, վայրապար, ըստ դիպաց, կոյր զկուրայն, յանդգնօրէն։
Rouge ռուժ գ. Կարմիր գոյն։
Rough ռըֆ ած. Անհարթ, խորտաբորտ, դժնեայ, առապար. կծու, բարկ, տախպ. խիստ, սաստիկ, անաչառ, խոժոռ. դժուարալուր. բիրտ, ռոպէ, անտաշ, տմարդի, անհամեմի. դժուարին, դառն. տգեղ, ձաւագէմ, զարհուրատեսակ. անհարթ, անպաճոյճ. աղեղ, ռամկալի, անհնարին. անհեթեթ, այլանդակ, անբերելի. խռովայոյզ, ալեկոծ։
Roúghcast ռը՛ֆքէսթ գ. Անհարթ կամ խոշոր գաղափար, ուրուական. խոշոր ծեփ որմոյ։
To Roúghcast, բ, ն. Անհարթ կամ անպաճոյճ յօրինել. յօրինել զուրուականն կամ զանհարթ գաղափարն։
Roúghdraught ռը՛ֆտրէֆթ գ. Ուրուական, գծագիր, արուճանակ։
To Roúghdraw ռը՛ֆտրօ բ, ն. Յօրինել զուրուականն, գծագրել, հանել զնախագիծն։

To Róughen ռըֆըն բ, ն. Բրտացուցանել:

To Róughen, բ, չ. Բրտանալ, կորդանալ:

To Roughhéw ռըֆհիու բ, ն. Յօրինել զուրուականն, հանել զարուձանակ կամ զնախագիծն, գծագրել, ստուերագրել:

Róughhewn ռըֆհիուն ած. Անհարթ, անպաճոյճ. բիրտ, ամարդի, գեղջուկ, անկիրթ:

Róughly ռըֆլի մ. Խորտաբորտ. բըրտաբար, ամարդութի, շինականագոյնս. անաչառ, սաստիկ, դժնդակս. անախորժ 'ի քիմս կամ 'ի լսելիս. սաստկագոյնս, անհնարինս:

Róughness ռըֆնէս գ. Անհարթութիւն, խոշորութիւն, բրտութիւն. կծուութիւն, տապութիւն. խստութիւն. սաստկութիւն. ամարդութիւն, գեղջկութիւն, անհրահանգութիւն. անաչառութիւն. աղտուութիւն, անզարդութիւն. խոժոռութիւն:

To Róughwork ռըֆուըրք բ, ն. Խոշորագոյնս գործել: [ուան:

Róunceval ռաունսիվըլ գ. Ազգ ինչ ոլո-

Round ռաունտ ած. Գլանաձև. բոլորակ, բոլորաձև. գնտաձև, գնտական, գնտակակերպ. գլորելի. անթերի, կատարեալ, մեծաքանակ կամ երևելի (գումար դրամոց). պարզ, անկեղծ, համարձակ, ուղիղ. արագ, ուժգին, հապճեպ. խիստ կամ անաչառ իմն. հարթ, ողորկ, ճախարակեալ:

Round, գ. Բոլորակ, շրջանակ, բոլորք, պսակ. գունտ, գնտակ. աստիճան կամ ձողն սանդղոց. շրջան, պտոյտ, դարձ, ընթացք. շրջանակութիւն, պարբերութիւն, բոլորումն. յաջորդութիւն, փոխանակութիւն. պահակերութիւն, պահպանութիւն:

Round, մ. Շուրջանակի, յամենայն կողմանց. շրջան կամ պար առեալ. բոլորաձև. ոլորտաձև, պատեալ. ողջոյն:

Round, նխ. Շուրջ, շուրջանակի, զ:

To Round, բ, ն. Պատել, բոլորել, շըրջան կամ պար առնուլ. շրջանակել, բոլորակել, ոլորտացուցանել. ամբառնալ, կատարելագործել. ճախարակել, հարթել, ողորկել:

To Round, բ, չ. Բոլորիլ, ոլորտանալ, գնտանալ. շշնջել կամ ազդել ինչ յունկն. շրջիլ զգուշաբար 'ի պահպանութիւն:

Róundabout ռաունտըպաուտ ած. Ընդարձակ, տարածեալ. շրջապտոյտ, խոտորնակի:

Róundel, Róundelay ռաունտէլ, ռաունտիլէյ գ. Ազգ ինչ նախնի բանաստեղծութեան. պտտիչ, շրջապատ, բոլորակ:

Róunder ռաունտըր գ. Շրջապատ, շրջափակ, պտտիչ, ցանկ:

Róundhead ռաունտհէտ գ. Բոլորագլուխ (կալվինական աղանդաւորք):

Róundhouse ռաունտհաուս գ. Բանտ ինչ փոքրիկ:

Róundish ռաունտիշ ած. Բոլորշի, սակաւ մի բոլորակ:

Róundly ռաունտլի մ. Շուրջանակի, բոլորաձև, յայտնապէս, համարձակ. ուժգնակի, հապճեպ, փութանակի. քաջիկ, լիով, ըստ պատշաճի, ախրապէս:

Róundness ռաունտնէս գ. Բոլորութիւն, բոլորակութիւն. գնտակութիւն, գնտականութիւն. հարթութիւն, ողորկութիւն, պարզութիւն. անկեղծութիւն, պարզմըտութիւն, անաչառութիւն:

To Rouse ռաուզ բ, ն. Զարթուցանել, յարուցանել. շարժել, մղել, գրգռել. յուզել, խռովել:

To Rouse, բ, չ. Զարթնուլ, յառնել. գրգռիլ, շարժիլ, մղիլ:

Róuser ռաուզըր գ. Զարթուցիչ, գրգռիչ:

Rout ռաուտ գ. Խուժան, խուռն բազմութիւն. ամբոխ, աղմուկ, շփոթ, ձայն, աղաղակ. կոտորած, ջլիր, ջարդ:

To Rout, բ, ն. Ամբոխել, շփոթել. ցրուել, խորտակել, սատակել, 'ի փախուստ դարձուցանել:

To Rout, բ, չ. Խռնիլ, խուռն ընթանալ, դիմել աղաղակաւ:

Route ռուտ գ. Ճանապարհ, շաւիղ, պողոտայ:

Row ռօ. գ. Շարք, կարգ, դաս, դասակարգութիւն, շարադասութիւն:

To Row, բ, չ. Թիավարել:

To Row, բ, ն. Վարել:

Rówel ռաուէլ գ. Աստղաձև կամ անուաձև խայթիչ մտրակին. խարան. բարձին վերայ:

To Rówel, բ, ն. Խարան արկանել:

Rówer ռօըր գ. Թիավար:

Róyal ռօյըլ ած. Արքայական, թագաւորական, արքունի. ազնուական, վեհ, արքայավայել:

Róyalist ռօյըլիստ գ. Թագաւորական, կուսակից կամ հպատակ արքայի:

To Róyalize ռօյըլայզ բ, ն. Առնել թագաւորական:

Róyally ռօյըլլի մ. Արքայօրէն, շքեղս, պայծառապէս:

Róyalty ռօյըլթի գ. Արքայութիւն, թագաւորութիւն, իշխանութիւն, իրաւունք կամ նշանակք արքայի: [չել:

To Royne ռօյն բ, ն. Կրծել, ուտել, մա-

Róynish ռօյնիշ ած. Գծուծ, փանաքի, ամլքոր, անարգ, անպիտան:

Rub ռըպ գ. Շփումն. խոչ, արգել, խա-

փան․ կնձիռն, դժուարութիւն։ – -stone, յեսանաքար։

To Rub, բ, ն․ Քերել․ սրել․ խարտել․ շփել․ մաքրել, սրբել, ջնջել, բառնալ․ հարկանել, բաղխել․ արգելուլ, խափանել․ կատակել, այպանել, խաղ առնել։ – down, քերել կամ շփել զձին։ – up, գրգռել, զարթուցանել․ մաքրել, սրբել, յղկել։

To Rub, բ, չ․ Շփիլ, հարկանիլ․ շաղիլ, անկանիլ, անցանել ընդ։

Rúbber ռըպպըր գ․ Որ շփէ կամ մաքրէ․ ջնջան․ խարտոց, քերոց․ խաղ ինչ․ յեսանաքար։

Rúbbage, Rúbbish ռըպպէճ, ռըպպիշ գ․ Փլատակ, աւերակ․ շփոթ, խառնակութիւն․ ջնջան, ջնջոց․ հնոտի, ցնցոտի, կապերտ, կոտորակ։

Rúbble-stone ռըպպըլսթօն գ․ Քար ողորկեալ 'ի ջուրց։

Rúbican ռուպիքէն ած․ Կարմրախայտ կամ խայտաբղէտ (ձի)։

Rúbicund ռուպիքընտ ած․ Սակաւ մի կարմիր, կարմրուկ, խարտեաշ։

Rúbied ռուպիտ ած․ Յակնթագոյն, կարմիր իբրև զյակինթ։

Rubífic ռուպիֆիք ած․ Կարմրացուցիչ։

Rúbiform ռուպիֆօրմ ած․ Կարմրագոյն։

To Rúbify ռուպիֆայ բ, ն․ Կարմրացուցանել։

Rúbious ռուպիըս ած․ Կարմրափայլ, կարմրերփեան։

Rúbric ռուպրիք գ․ Խորագիր կամ նախադրութիւն գրոց կարմրագիր։

Rúbric, ած․ Կարմիր։

To Rúbric, բ, ն․ Կարմրափայլ կամ 'ի կարմիր զարդարել։

Rúbricated ռուպրիքէյթէտ ած․ Կարմրախառն, կարմրանիշ։

Rúby ռուպի գ․ Յակինթ կարմիր․ կարմրութի․ կարմիր ինչ․ պալար, խաղաւարտ։

Rúby, ած․ Կարմիր, կարմրերանգ։

Ructátion ռըքթէյշըն գ․ Զգռտուքն։

To Rud ռըտ բ, ն․ Կարմրացուցանել։

Rúdder ռըտտըր գ․ Ղեկ, ղեակ․ առաջնորդ։

Rúddiness ռըտտինէս գ․ Կարմրութիւն։

Rúddle ռըտըլ գ․ Սուսր։

Rúddock ռըտտըք գ․ Կարմրալանջ (թռչ․)։

Rúddy ռըտտի ած․ Կարմիր, կարմրագոյն․ դեղին, խարտեաշ։

Rude ռուտ ած․ Վայրագ, վայրագասուն․ բիրտ, անտաշ, տմարդի․ ուժգին, սաստիկ, սաստկաշունչ, ալէտանջ, բազմածուփ․ դառնաշունչ, դժնդակ․ անկիրթ, անհրահանգ, տգէտ․ դժնեայ, դժխեմ՝ բեր, առապար, անհարթ, խորտաբորտ․ անարգ, անտաշ, անկերպարան, խոշոր, անարուեստ, անպաճոյճ․ ժանտ, ապառում․ բուռն, անհնարին։

Rúdely ռուտլի մ․ Խստիւ, ապառումս․ անարուեստ, գեղջկօրէն․ տգիտաբար, անհրմտաբար․ ուժգին, դժնդակս, չարաչար, անհնարինս։

Rúdeness ռուտնէս գ․ Խստութիւն, բրտութիւն, դժնդակութիւն, ժանտութի․ գազանութիւն, վայրագութիւն․ տգիտութիւն, անհմտութիւն, անհրահանգութի․ անհարթութիւն, անզարդութիւն, խոշորութիւն․ ուժգնութիւն, սաստկութիւն, բռնութիւն, դառնութիւն։

Rúdenture ռուտէնչըր գ․ Զարդ ինչ ճարտարապետական։

Rúdiment ռուտիմէնթ գ․ Տարերք գիտութեանց, նախակրթութիւնք․ կրթութիւն, հրահանգք, վարժութիւն․ սկզբունք, ուրուական։

Rudiméntal ռուտիմէնթըլ ած․ Առաջին սկզբանց, նախկին, տարրական։

Rue ռու գ․ Փեգենայ։

To Rue, բ, ն․ Զղջալ, ցաւել, տարջանալ, ապաշաւել, լալ, ողբալ։

Rúeful ռուֆուլ ած․ Ցաւագին, ողորմ, աղետալի, տառապեալ։

Rúefully ռուֆուլլի մ․ Ցաւագինս, ողորմ, թախծագին։

Rúefulness ռուֆուլնէս գ․ Թախծութի, տրտմութիւն, տխրութիւն։

Ruff ռըֆ գ․ Գանգուր փողպատ․ թընդլին՝ գզրգլին (թմբկի)։

Rúffian ռըֆիըն գ․ Անզգամ, չարագործ, եղեռնաւոր, սրիկայ։

Rúffian, ած․ Չարասէր, անզգամ, վայրագ, արիւնառուշտ, ժանտ։

Rúffle ռըֆֆըլ գ․ Թեզանազարդ շապկաց, խորշխորշեալ զարդ 'ի կտաւոյ․ աղմուկ, խռովութիւն, յուզմունք։

To Rúffle, բ, ն․ Գանգրել․ խորշոմեցուցանել, կնճռել․ ծածանել․ խռովեցուցանել, վրդովել, զայրացուցանել, շարժել 'ի ցասումն․ շփոթել, խանգարել, այլայլել։

To Rúffle, բ, չ․ Խռովիլ, ամբոխիլ, աղմկիլ․ ծածանիլ, տատանիլ, ալեկոծիլ, ծըփիլ, յուզիլ․ զայրանալ, սրտմտիլ, ցասնուլ։

Rúfterhood ռըֆթըրհուտ գ․ Գլխանոց ինչ բազէի։

Rug ռըկ գ․ Ասուի թաւարծի․ ծածկարան անկողնոյ 'ի թաւարծի ասուոյ․ շուն թաւամազ։

Rúgged ռըկկէտ ած․ Խիստ, դժուարին, դժնեայ․ առապար, խորտաբորտ, ապառաժուտ, անհարթ․ բիրտ, անհամբոյր,

անպարոյն, ժանտ. դաժան, դժնդակ, սաստիկ, մրրկալից. դժուարալուր, անհնարին։

Rúggedly ռը՛կկէտլի մ. Խստիւ, դժընդակս, սաստկամբ, անհնարինս։

Rúggedness ռը՛կկէտնէս գ. Խստութիւն, բրտութիւն, ժանտութիւն, խոշորութիւն, անհարթութիւն։

Rúgine ռու՛ճին գ. Խարտոց։

Rugóse ռուկօ՛ս ած. Կնճռեալ, խորշոմեալ, բազմախորշ։

Rúin ռու՛ին գ. Կործանումն, քանդումն. աւերակ, փլատակ. եղծումն, ապականութիւն, անյաջողութիւն. վնաս, կորուստ։

To Rúin, բ, ն. Կործանել, քանդել, աւերել. ապականել, եղծանել, կորուսանել. աղքատացուցանել, թշուառացուցանել։

To Rúin, բ, չ. Կործանիլ, անկանիլ. քանդիլ, աւերիլ. կորնչիլ, աղքատանալ, թշուառանալ։

To Rúinate ռու՛ինէյթ բ, ն. Կործանել, աւերել. եղծանել, ապականել, կորուսանել. աղքատացուցանել, թշուառացուցանել։

Ruinátion ռուինէ՛յշըն գ. Քանդումն, կործանումն։

Rúiner ռու՛ինըր գ. Քանդիչ, կործանիչ, աւերիչ։

Rúinous ռու՛ինըս ած. Քանդեալ, կործանեալ, աւերեալ. վնասակար, եղծիչ, ապականարար, չարադուշակ, չարաշուք։

Rúinously ռու՛ինըսլի մ. Վնասու, եղծմամբ, ապականութեամբ, չարաչար։

Rule ռուլ գ. Իշխանութիւն, հրամանատարութիւն. քանոն (ձգելոյ գիծ). կանոն, օրինակ, գաղափար, օրէնք, սահման։

To Rule, բ, ն. Իշխել, տիրել, ուղղել, առաջնորդել, կառավարել, վարել. հաստատել, կանոնել։

To Rule, բ, չ. Տիրել, իշխել, հրամայել, նուաճել։

Rúler ռու՛լըր գ. Ուղղիչ, կառավար, առաջնորդ, հրամանատար. քանոն (ձգելոյ գիծ)։

Rum ռըմ գ. Ժողովրդապետ կամ երէց գեղջ (ըստ ռամկաց). Օղի հանեալ 'ի շաքարէ։

To Rúmble ռը՛մպըլ բ, չ. Ճռչել, շառաչել, չխահել, թնդալ. խոխոջել, կարկաչել։

Rúmbler ռը՛մպլըր գ. Որ շաչէ կամ շառաչիւն արձակէ։

Rúminant ռու՛մինէնթ ած. Որոճող։

To Rúminate ռու՛մինէյթ բ, չ. Որոճալ. որոճալ 'ի միտս, քաջ քննել։

To Rúminate, բ, ն. Որոճալ 'ի միտս։

Ruminátion ռումինէ՛յշըն գ. Որոճ, որոճումն. քաջ քննութիւն։

To Rúmmage ռը՛մմէճ բ, ն, և չ. Որոնել, յուզել, վեր 'ի վայր շրջել։

Rúmmer ռը՛մմըր գ. Բաժակ, ըմպանակ։

Rúmour ռու՛մըր գ. Ամբոխ, աղաղակ, ձայն, հռչակ, շշնջիւն, հնչիւն։

To Rúmour, բ, ն. Համբաւել, հռչակել։

Rúmourer ռու՛մըրըր գ. Որ համբաւէ կամ հռչակ հարկանէ։

Rump ռըմփ գ. Գաւակ. քամակ, թիկունք։

Rúmple ռը՛մփըլ գ. Կնճիռն, խորշոմունք։

To Rúmple, բ, ն. Խորշոմեցուցանել, կնճռել, գալարել։

Run ռըն գ. Վազք, արշաւանք. ընթացք, գնացք, շարժումն. հոսումն, անկումն. յառաջատութիւն. եղանակ, կերպ, ընթացք, ճանապարհ, սովորութիւն. ընդունելութիւն, հաճութիւն. յաջորդութիւն, կարգ. աղաղակ, ձայն, հնչիւն։ At the long —, 'ի վախճանի, 'ի վերջոյ, հուսկ ուրեմն։

To Run, բ, ն. Խաղալ 'ի ներքս, մխել, ընդմտանել, թափ անցանել. մղել, վարել, մխել, անցուցանել, մուծանել, արկանել, ձգել, սախել. ընդհարկանել, զարկուցանել, արկանել կամ նստուցանել զնաւն 'ի վերայ ցամաքի. հալել, ձուլել. արկանել կամ տալ զանձն ('ի վտանգ). փախուցանել 'ի մաքսէ. անցանել մօք, 'ի յուշ բերել։ — down, 'ի վայր ընկենուլ, զգետնել, ըմբռնել զկնի պարտասեցուցանելոյ. ընկճել, նուաճել. յաղթել, յաղթահարել, տիրել, բռնանալ։

To Run, բ, չ. Ընթանալ, վազել, դիմել, արշաւել, վազս առնուլ. գնալ, խաղալ, շարժել զոտս. դիմել, յարձակիլ. բաղխել, հարկանիլ. ընթանալ 'ի վերայ ջրոյ, անցանել ընդ ջուր, նաւարկել. ընթանալ յասպարիսի, ձիարշաւ լինել. փախչել, խոյս տալ. հալիլ, լուծանիլ. ձուլիլ. անցանել, յառաջ խաղալ, յառաջել. կորնչիլ, սպառիլ. մտանել, մուտ գտանել, ընկալեալ լինել. ընդ առաջ ելանել. սակաւուք կամ հարևանցի յիշատակել. ունել զտեղի. դեգերիլ, պատահիլ, միտ դնել. յայտնի լինել, հրատարակիլ. զօրել, ունել զտեղի, ընդունելի լինել. յառաջ վարել. յառաջ խաղալ. դառնալ, փոխիլ, լինել. տիրել, զօրանալ, բռնանալ. աճել, բազմանալ, առաւելուլ, ուռճանալ. ձըգիլ, բերիլ. թորել, սորել, հոսել, թափիլ. վատթարանալ, կորուսանել. գնալ կամ վարիլ խորամանկութեամբ. մտանել, տալ զանձն, խառնիլ, միանալ. շրջիլ, յածիլ, բերիլ։ — after, զհետ ընթանալ, հե-

տամուտ լինել: — on, համապազորդել, յառաջ վարել, ձգել: — over, զեղանիլ, յորդել, առատանալ, զանցանել, առաւելուլ. համառօտիւ պատմել, կարճ 'ի կարճոյ անցանել. յակն արկանել, անցանել ընդ: — out, ելանել արտաքս, ախտել, տարածել, ձգել. աւարտել, սպառել, չքանալ. վատնել. անկանիլ, աղքատանալ, անանկանալ:

Rúnagate ռը՛նէկէյթ գ. Ապստամբ, ուրացող, վտարանդեալ: [տական:

Rúnaway ռը՛նէ-ուէյ գ. Փախչող, փախըստական:

Rúndle ռը՛նտըլ գ. Աստիճան սանդղոյ. գուռն մանուկ:

Rúndlet ռը՛նտլէթ գ. Տակառակ:

Rung ռըն. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Ring բային:

Rúnnel ռը՛ննէլ գ. Առուակ, վտակ:

Rúnner ռը՛ննըր գ. Ընթացող. ախոյեան յասպարիսի. քաջընթաց, թղթաբեր. բարունակ, շառաւիղ. վերին երկանաքար. թռչուն ինչ:

Rúnnet ռը՛ննէթ գ. Մակարդ կաթին. խախայ:

Rúnning ռը՛ննին ած. Ի սպէտ ձիընթացից, ձիընթացիկ:

Rúnnion ռը՛նեըն գ. Անզգամ, հէգ, թըշուառական:

Runt ռընթ գ. Անասուն կարճահասակ, դրաստ անպիտան:

Rúption ռը՛փշըն գ. Պատառումն, ճեղքուած, խրամատութիւն:

Rúpture ռը՛փչուր գ. Խորտակումն, պատառումն, խրամատութիւն, ծակ. քակտումն հաշտութեան, խէթ, թշնամութիւն. աղէթափութիւն, փոշտանկութիւն: — -wort, բոյս ինչ օգտակար աղէթափութեան:

To Rúpture, բ, ն. Բեկանել, խզել, պատառել, խրամատել:

Rúral ռո՛ւրէլ ած. Գեղջկական, շինական, գեղջ, վայրի:

Rurálity, Rúralness ռուրէ՛լիթի, ռո՛ւրէլնէս գ. Գեղջկութիւն, շինականութիւն, վայրենութիւն:

Ruricolist ռուրի՛քօլիսթ գ. Գիւղական, գեղջուկ, շինական, հողագործ:

Rurígenous ռուրի՛ճինըս ած. Ծնեալ 'ի գեղջ, գեղջուկ, շինական:

Ruse ռուս գ. Խորամանկութիւն, խաբէութիւն, հնարք, ճարտարութիւն:

Rush ռըշ գ. Կնիւն, պրտու. անպիտան կամ չնչին ինչ:

Rush, գ. Դիմումն, յարձակումն, խոյանք. հարուած, բախխիւն, բռնութիւն, թափ: — candle, — light, կանթեղ գիշերոյ:

To Rush, բ, չ. Դիմել, խոյանալ, յարձակիլ, անկանիլ 'ի վերայ. բախել, ընդհարկանիլ. դիմագրաւ լինել. յանկարծակի կամ ուժգնութեամբ ելանել. ընթանալ արտաքս կամ 'ի ներքս:

Rúshy ռը՛շի ած. Կնիւնալից, պրտուալից. պրտուեայ, կնիւնապատ:

Rusk ռըսք գ. Պաքսիմատ:

Rússet ռը՛սսէթ ած. Կարմրագոյն, հաբեալ 'ի կարմիր, խարտեաշ, շառագոյն. գեղջուկ, անարուեստ:

Rússet, գ. Զգեստ գիւղականի:

Rússet, Rússeting, ռը՛սսէթին գ. Աղդ ինչ դշխոյախնձորոյ:

Rust ռըսթ գ. Ժանգ. ժանգահարութի, ապականութիւն:

To Rust, բ, չ. Ժանգահար լինել. վատթարանալ, ոկարանալ, ապականիլ, եղծանիլ:

To Rust, բ, ն. Ժանգահար առնել. եղծանել, ապականել, վատթարացուցանել:

Rústic ռը՛սթիք գ. Գեղջուկ, գիւղական, շինական:

Rústic, ած. Գեղջուկ, գեղջկական, շինական. բիրտ, անտաշ, անկիրթ, անհրահանգ. վայրենի, վայրագ. միամիտ, պարզամիտ, անմար. անհարթ, անպաճոյճ, անարուեստ:

Rústical ռը՛սթիքէլ ած. Գեղջուկ, շինական, վայրագ, բիրտ, անտաշ, անհեթեթ:

Rústically ռը՛սթիքէլլի մ. Գեղջկօրէն, բրտութեամբ, շինականագոյն:

Rústicalness ռը՛սթիքէլնէս գ. Գեղջկութիւն, վայրենութիւն, բրտութիւն:

To Rústicate ռը՛սթիքէյթ բ, չ. Բնակել 'ի գեղջ:

To Rústicate, բ, ն. Վարել կամ աքսորել 'ի գիւղ:

Rustícity ռըսթի՛սիթի գ. Գեղջկութիւն, շինականութիւն, բրտութիւն:

Rústiness ռը՛սթինէս գ. Ժանգ, ժանգահարութիւն. փտութիւն, ապականութի:

To Rústle ռը՛սսըլ բ, չ. Ճռնչել, կռնչել, շաչել, շառաչել, հնչել:

Rústy ռը՛սթի ած. Ժանգահար, ժանգալից. անգործ, անպիտան:

Rut ռըթ գ. Կողոպք, խառնք անասնոց. հետք անուոյ:

To Rut, բ, չ. Լինել անասնոց 'ի տռփանս:

Ruth ռութհ գ. Գութ, գորով, ողորմութիւն, ախտակցութի. ցաւ, աղէտք, թըշուառութիւն:

Rúthful ռո՛ւթհֆուլ ած. Ողորմ, ողորմելի, թշուառ, աղետալի, ցաւագին:

Rúthfully ռո՛ւթհֆուլլի մ. Ողորմ, չարաչար. ցաւագնիս, վշտագին:

Rúthless ռո՛ւթհլէս ած. Անգութ, անողորմ, անկարեկից:

Rúthlessly մ. Անգթութի, անողորմ, յանխնայ:

Rúthlessness գ. Անգթութիւն, գազանութիւն:

To Rútilate ը, չ. Շողալ, փայլել:

Rúttish ած. Տռփական, ցանկական, պաղշոտ:

Rye գ. Հաճար, աշորայ. տեսակ ինչ բակլի: — -bread, հաց 'ի հաճարոյ: — -grass, ձաւար. որոմն:

S

S էս. Ս: Իննեւտասներորդ եւ բաղաձայն տառ այբուբենից Անգղիացւոց: Ի սկզբան բառից միշտ հնչի ս. 'ի մէջն կամ ընդ մէջ կրկին ձայնաւորաց հասարակօրէն հնչի զ. զոր օրինակ rose, rosy, եւ երբեմն ս, զոր օրինակ loose, designation, իսկ յաւարտ միավանկ բառից՝ է զի ս, զոր օրինակ this, thus, եւ է զի զ, զոր օրինակ as, has,

Sábbath գ. Շաբաթ. կիրակէ. սուրբ. հանգիստ: — -breaker, շաբաթալոյծ:

Sabbátical ած. Շաբաթական, հանգստեան:

Sábbatism գ. Խորանք շաբաթու:

Sábine գ. Ցրդի:

Sáble գ. Սամոյր. սամուրենի:

Sáble, ած. Սեաւ, արջնաթոյր:

Sábre գ. Սուսեր, վաղակաւոր:

Sabulósity գ. Լինելն աւազուտ:

Sábulous ած. Աւազուտ, խճալից:

Saccáde գ. Ուժգին ցունց սանձի:

Sáccharine ած. Շաքարեղէն, նման շաքարի:

Sacerdótal ած. Քահանայական, քահանայութեան:

Sáchel գ. Քսակիկ, փոքրիկ պարկ:

Sack գ. Քսակ, պարկ, աման. չափ ինչ. գինի ինչ կանարեաց:

Sack, գ. Աւար, յափշտակութիւն, կապուտ, կողոպուտ. տեսակ ինչ գինւոյ:

To Sack, ը, ն. Արկանել 'ի քսակ, ամանել. կողոպտել, յափշտակել, յաւարի առնուլ:

Sáckbut գ. Արինդ ինչ, եղջերափող:

Sáckcloth գ. Խոշոր կտաւ պարկից, քուրձ, խարազն:

Sácker գ. Աւարառու:

Sáckful ած. Պարկ կամ քուրձ լցեալ:

Sáckposset գ. Ըմպելի ինչ:

Sácrament գ. Խորհուրդ (եկեղեցւոյ). սուրբ խորհուրդ, հաղորդութիւն:

Sacraméntal ած. Խորհրդական, նուիրական:

Sacraméntally մ. Խորհրդաբար, 'ի ձեռն սուրբ խորհրդոյ:

Sácred ած. Սրբազան, սուրբ, աստուածային, նուիրական, հոգեւոր:

Sácredly մ. Հոգեւորապէս, սրբութեամբ, երկիւղածութեամբ:

Sácredness գ. Սրբութիւն, նուիրականութիւն:

Sacrífic ած. Սրբարար, նուիրական:

Sacrificable ած. Զոհելի, նուիրական, պատարագելի:

Sacrificátor գ. Զոհիչ, զոհագործ, նուիրող, մատուցող:

Sacrificatory ած. Զոհաբեր, նուիրող, պատարագիչ:

Sácrifice գ. Զոհ, պատարագ, ընծայ, նուէր, զենլի:

To Sácrifice, ը, ն. Մատուցանել զզոհ, պատարագել. սրբել, նուիրել. մատուցանել, ընծայել. զոհել, զենուլ:

To Sácrifice, ը, չ. Զոհել, պատարագել, մատուցանել:

Sácrificer գ. Զոհիչ, զոհագործ, նուիրող, պատարագիչ, խորհրդածու:

Sacrifícial ած. Զոհի, պատարագի, նուիրագործութեան:

Sácrilege գ. Սեղանակապտութիւն, սրբապղծութիւն:

Sacrilégious ած. Սեղանակապուտ, սրբապիղծ, ամբարիշտ:

Sacrilégiously մ. Սեղանակապտութեամբ, ամբարշտութեամբ:

Sácring ած. Որ սրբէ կամ նուիրէ:

Sácrist, Sácristan գ. Եկեղեցպան, լուսարար:

Sácristy գ. Աւանդատուն, սրբատուն, սարկաւագանոց:

Sad ած. Թախծագին, ցաւագին, տխուր, տրտմագգեաց. ծանրաբարոյ, լուրջ, զգաստ. թշուառ, աղետալի. չար, վատ, անզգամ, հեգ, տառապեալ. նսեմ, մթին, ծանր, ծանրակշիռ. խիտ, թանձր, պինդ, խիստ:

To Sádden «սէտտըն» բ, ն. Տրամեցուցանել, վշտացուցանել. համակել 'ի թախս. մթացուցանել. ընդացուցանել, խստացուցանել:

Sáddle «սէտտըլ» գ. Թամբ ձիոյ, համետ: – -backed, կորաքամակ (ձի):

To Sáddle, բ, ն. Թամբել, համետել, բառնալ 'ի վերայ, բեռնաւորել:

Sáddlemaker, Sáddler «սէտտըլմէյքըր», «սէտլըր» գ. Թամբագործ, համետագործ:

Sádly «սէտլի» մ. Թախծագին, վշտագին, տրտմութ. ողորմ, չարաչար, թշուառաբար:

Sádness «սէտնէս» գ. Թախծութ՛ի, տրտմութիւն, տխրութիւն, վիշտ, ցաւ, ստուգ. ծանրութիւն գլխոյ, պարկեշտութիւն:

Safe «սէյֆ» ած. Զերծ, անվտանգ, աներկեան, անքոյթ. ողջ, ողջանդամ, անարատ, մազապուրծ:

Safe, գ. Արկղ, գզրոց, տապանակ:

Sáfeconduct «սէյֆքօնտըքթ» գ. Ապահովութիւն, զգուշութիւն. հրամանագիր անցից, գիր յապահովութեան:

Sáfeguard «սէյֆկարտ» գ. Պաշտպանութ՛ի, պահպանութիւն, զգուշութիւն, հովանի. պահապան. հրաման, հրամանագիր անցից, թոյլտուութիւն:

To Sáfeguard, բ, ն. Պահել, պահպանել, զգուշանալ:

Sáfely «սէյֆլի» մ. Ողջ, անարատ, ողջանդամ, անվտանգ, անվնաս:

Sáfeness «սէյֆնէս» գ. Ապահովութիւն:

Sáfety «սէյֆթի» գ. Ազատութիւն, փրկութիւն. ապահովութիւն. պահպանութիւն, զգուշութիւն:

Sáfflow «սէֆֆլօ» գ. Քրքում վայրի:

Sáffron «սէֆֆրըն» գ. Քրքում:

Sáffron, ած. Քրքմագոյն, դեղին:

To Sag «սէկ» բ, չ. Ծանրանալ, կախիլ:

To Sag, բ, ն. Ծանրաբեռնել:

Sagácious «սէկէյշըս» ած. Խորամանկ, խորագէտ, ճարպիկ. հնարիմաց, նրբամիտ, կորովամիտ, զգուշաւոր:

Sagáciously «սէկէյշըսլի» մ. Խորամանկութեամբ, հնարիւք, խորագիտութեամբ:

Sagáciousness «սէկէյշըսնէս» գ. Ճարտարութիւն, խորագիտութիւն:

Sagácity «սէկէսիթի» գ. Սրութիւն տեսութեան կամ հոտոտութեան. ճարտարմտութիւն, արագամտութիւն, ուշիմութ՛ի, խորագիտութիւն:

Sage «սէյճ» գ. Խոտ ինչ բժշկական:

Sage, ած. Իմաստուն, խոհական, հանճարեղ, զգօնամիտ, ուշիմ:

Sage, գ. Իմաստուն, փիլիսոփայ, մոգ:

Ságely «սէյճլի» մ. Իմաստնաբար, իմաստութեամբ, զգօնութեամբ:

Ságeness «սէյճնէս» գ. Իմաստութ՛ի, խոհեմութիւն, զգօնութիւն, հանճար, ուշիմութիւն:

Ságittal «սէճիթթէլ» ած. Աղեղնային. աղեղնաձև կարուած ինչ գանկի (ըստ վիրաբուժից):

Sagíttary «սէճիթթէրի» գ. Ձիացուլ, աղեղնաւոր:

Ságo «սէյկօ» գ. Ալիւր ուղղալից արմաւենւոյ:

Ságy «սէյճի» ած. Լի թաւ գալարիւ. (տձ. «տտտ լայլ»):

Said «սէտ». Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Say բայի:

Sáik «սէյիք» գ. Նաւ ինչ:

Sail «սէյլ» գ. Առագաստ (նաւու). թև (ըստ բանաստեղծից). նաւ, բազմութիւն նաւուց: To strike –, իջուցանել զառագաստն. թողուլ 'ի բաց զպարծանս կամ զվերձնութիւն անձին, խոնարհիլ: – -maker, առագաստագործ:

To Sail, բ, չ. Նաւել առագաստիւք, պարզել զառագաստն. նաւարկել, ծովագնաց լինել. լողալ, լողիլ. հատանել, անցանել, խաղալ:

To Sail, բ, ն. Նաւարկել առագաստիւք. թռչիլ, խաղալ:

Sáiler «սէյլըր» գ. Առագաստագործ:

Sáiling «սէյլին» գ. Նաւարկութիւն. պարզումն առագաստից:

Sáilor «սէյլըր» գ. Նաւավար, նաւաստի, նաւազ:

Sailyárd «սէյլեարտ» գ. Առագաստակալ (ձող):

Saim «սէյմ» գ. Ճարպ խոզի:

Sáinfoin «սէնֆօյն» գ. Ազգ ինչ առուոյտի:

Saint «սէյնթ» գ. Սբ, սրբակրօն: All -s' day, տօն ամենայն սրբոց:

To Saint, բ, ն. Կարգել 'ի թիւ սրբոց, դասակարգել ընդ սուրբս:

To Saint, բ, չ. Սուրբ ձևանալ, կեղծաւորիլ:

Sáinted «սէյնթէտ» ած. Սրբակրօն, սրբակեաց, բարեպաշտ, առաքինի. սուրբ, սրբազան:

Sáintlike «սէյնթլայք» ած. Իբրև զսուրբ, նման սրբոց, սրբակրօն:

Sáintly «սէյնթլի» ած. Սրբակրօն, նման սրբոց:

Sáintship «սէյնթշիփ» գ. Սրբութիւն:

Sake «սէյք» գ. Աղագ, պատճառ: For –, յաղագս, վասն, սակս: For the – of, 'ի սէր...:

Sáker «սէյքըր» գ. Բազէ. ազգ ինչ թնդանօթի:

Sákeret «սէքէրէթ» գ. Արու բազէ:

Sal «սէլ» գ. Աղ:

Salácious «սէլէյշըս» ած. Պագշոտ, ստփա-

կան, ցանկական, ցանկասէր, անառակ, բղջախոհ:

Saláciously «սէլէյշըսլի» մ. Ցանկութք, տռփանօք, անառակութեամբ:

Salácity «սէլէսիթի» գ. Ցանկութն, տռփանք, պագշոտութիւն, անառակութիւն, գրգիռ ցանկութեան:

Sálad «սէլէտ» գ. Աղցան:

Salamánder «սէլէմէնտըր» գ. Սալամանդր: –'s hair, –'s wool, նիւթ հանքային անկիզանելի:

Salamándrine «սէլէմէնտրին» ած. Սալամանդրեան:

Sálary «սէլըրի» գ. Թոշակ, ռոճիկ, վարձ:

Sale «սէյլ» գ. Վաճառ. վաճառ 'ի հրապարակի, աճուրդ. գին վաճառման, գին. կողով ինչ:

Sáleable «սէյլէպլ» ած. Վաճառելի:

Sáleableness «սէյլէպլնէս» գ. Լինելն վաճառելի:

Sáleably «սէյլէպլի» մ. Իբրև վաճառելի:

Sálebrous «սէլիպրըս» ած. Անհարթ, խիստ, դժուարին, դժուարակոխ:

Sálesman «սէյլզմըն» գ. Վաճառական պատրաստ զգեստուց:

Sálework «սէյլուըրք» գ. Ձեռակերտ 'ի պէտս վաճառի կամ հարևանցի գործեալ. գործք վաճառաց:

Sálient «սէյլիէնթ» ած. Որ ոստնու. որ բաբախէ. որ խոյանայ կամ յարձակի:

Sáligote «սէլիկօթ» գ. Բոյս ինչ նման վայրի կանգառի:

Salíne, Salínous «սէլայն, սէլայնըս» ած. Աղային, աղի, աղատաղին:

Salíva «սէլայվը» գ. Լորձունք, տողունք:

Salíval, Sálivary «սէլայվըլ, սէլիվըրի» ած. Լորձանց:

To Sálivate «սէլիվէյթ» բ, ն. Թորեցուցանել զլորձունս: [ձանց:

Salivátion «սէլիվէյշըն» գ. Հոսումն լոր-

Salívous «սէլայվըս» ած. Լորձնոտ:

Sállet, Sálleting «սէլլէթ, սէլլէթին» գ. Աղցան, բանջար:

Sálliance «սէլլիէնս» գ. Յարձակումն, բուռն ելք:

Sállow «սէլլօ» գ. Ուռի, ուռենի:

Sállow, ած. Դեղին, տժգոյն, այլագունեալ, գունաթափ:

Sállowness «սէլլօնէս» գ. Դեղնութիւն, տժգունութիւն:

Sálly «սէլլի» գ. Յարձակումն, ելք յանկարծակի. տապաստակութիւն, արշաւանք. խոյանք, թափ, ուժգնութիւն, աշխոյժք. ստոստումն, կայթ, անչափ ցնծութիւն:

To Sálly, բ, չ. Յարձակիլ, ելանել արտաքս ուժգնութեամբ:

Sállyport «սէլլիփօրթ» գ. Դուռն յարձակման կամ ելից արտաքս:

Salmagúndi «սէլմէկընտի» գ. Խառնուածոյ մնացորդք կերակրոց. խառնապատում բանք:

Sálmon «սամըն» գ. Լոսդի (ձուկն. տճ. սալմօն պալըղը): Young –, ձագ լոսդի ձըկան: – trout, կարմրախայտ (ձուկն ինչ փափուկ. տճ. ալա պալըղը):

Sálsify «սալսիֆի» գ. Պոճամորու (բոյս, խեժ և արմատ):

Salsúginous «սէլսիուճինըս» ած. Աղի, աղտաղտին:

Salt «սօլթ» գ. Աղ. համ, ճաշակ, քիմք. աշխոյժք մտաց, զուարճութիւն:

Salt, ած. Աղեալ, աղիւ համեմեալ. աղի. պագշոտ, յայրատ, անառակ: – -cellar, աղաման: – fish, – -meat, յաղեալք, յաղածոյք: – maker, աղագործ, աղավաճառ: – -works, գործարան աղի, աղարան, աղահամբար: – -wort, կալաբար, աղ աւշնան անկոյ:

To Salt, բ, ն. Աղել, աղիւ համեմել, ցանել աղ 'ի վերայ:

Salt-pan, Salt-pit «սօլթ-փէն, սօլթ-փիթ» գ. Աղահանք, հանք կամ փոս աղի:

Sáltant «սէլթէնթ» ած. Որ կաքաւէ կամ ոստոստէ:

Saltátion «սէլթէյշըն» գ. Կաքաւ, ոստոստումն. բաբախիւն, արոփումն: [աղի:

Sáltcat «սօլթքէթ» գ. Զանգուած կիր բլիթ

Sálter «սօլթըր» գ. Յաղիչ, համեմիչ. աղավաճառ, աղագործ:

Sáltern «սօլթէրն» գ. Բովք աղի, աղահանք. աղարան, գործարան աղի:

Saltinbánco «սէլթինպէնքօ» գ. Դերասան, շաղակրատ, սուտանուն բժիշկ:

Sáltier «սալթիր» գ. Նշան ինչ խաչաձև 'ի կնիքս տանց:

Sáltish «սօլթիշ» ած. Սակաւ մի աղի, աղտաղտուկ:

Sáltless «սօլթլէս» ած. Անաղ, անհամ, անճաշակ: [մեմեալ:

Sáltly «սօլթլի» մ. Աղիւ, իբրև աղիւ հա-

Sáltness «սօլթնէս» գ. Աղութիւն:

Saltpétre «սօլթփիթըր» գ. Բորակ, աղբորակ:

Salúbrious «սէլիուպրիըս» ած. Առողջարար, օգտակար առողջութեան:

Salúbrity «սէլիուպրիթի» գ. Առողջութն, օգուտ:

Sálutariness «սէլիութէրինէս» գ. Առողջութիւն, օգտակարութիւն, օգուտ, պիտանութիւն:

Sálutary «սէլիութէրի» ած. Առողջարար, օգտակար, փրկաւէտ, օգեշահ, պիտանի:

Salutátion սէլիուտէշըն գ. Ողջոյն, ողջունատուութիւն։

Salúte սէլիուտ գ. Ողջոյն, ողջունատուութիւն. համբոյր։

To Salúte, բ, ն. Ողջունել, ողջոյն տալ. հարցանել, ընդունել, յարգել. համբուրել։

Salúter սէլիուտըր գ. Ողջունատու։

Salutíferous սէլիուտիֆէրըս ած. Առողջարար, փրկարար, փրկաւէտ։

Salvabílity սէլվէպիլիտի գ. Գոլն փրկելի։

Sálvable սէլվէպըլ ած. Փրկելի։

Sálvage սէլվէճ. Տես Savage.

Salvátion սէլվէշըն գ. Փրկութիւն, յաւիտենական փրկութիւն։

Sálvatory սէլվէթըրի գ. Պահարան, պահեստ, տեղի պահպանութեան։

Salve սավ գ. Սպեղանի, օծանելիք. դեղ, դարման, առողջութիւն։

To Salve, բ, ն. Առողջացուցանել, բժշկել, ապաքինել. դեղ կամ դարման մատուցանել. պահել, պաշտպանել, զգուշանալ. ողջունել։

Sálver սէլվըր գ. Ափսէ, սկահակ, բաժակակալ։

Sálvo սէլվօ գ. Բացառութիւն, զգուշութիւն, պատճառ, պատճառանք։

Same սէյմ ած. Նոյն, ինքն, նոյն ինքն, նման, նոյնօրինակ, նոյնպիսի։

Sámeness սէյմնէս գ. Նոյնութիւն, ինքնութիւն. նմանութիւն։

Sámlet սէմլէթ գ. Ձագ լոսդի ձկան։

Sámphire սէմֆիր գ. Սամիթ ծովային։

Sámple սէմփըլ գ. Օրինակ, փորձ, ճաշակ։

To Sámple, բ, ն. Օրինակել, ցուցանել նմանօրինակ ինչ։

Sámpler սէմփլըր գ. Օրինակ, փորձ։

Sánable սէնէպըլ ած. Բժշկելի, հնարաւոր։

Sanátion սէնէշըն գ. Բժշկութիւն, ապաքինումն, դարման։

Sánative սէնէտիվ ած. Առողջարար, բուժիչ, ողջացուցիչ։

Sánativeness սէնէտիվնէս գ. Զօրութիւն բժշկելոյ։

Sanctificátion սէնքտիֆիքէշըն գ. Սրբութիւն, արդարութիւն. օրհնութիւն։

Sánctifier սէնքտիֆայըր գ. Սրբիչ, սրբարար։

To Sánctify սէնքտիֆայ բ, ն. Սրբել, սուրբ առնել. սրբացուցանել. արդարացուցանել։

Sanctimónious սէնքտիմօնիըս ած. Սուրբ, սրբակրօն։

Sánctimony սէնքտիմօնի գ. Սրբութիւն, մաքրութիւն, ամբծութիւն, առաքինութիւն, կերպարանք սրբութեան կամ բարեպաշտութեան։

Sánction սէնքշըն գ. Հաստատութիւն, վաւերութիւն. սահմանադրութիւն, օրինադրութիւն, օրէնք, վճիռ։

Sánctitude սէնքտիտիուտ գ. Սրբութիւն, անմեղութիւն, արդարութիւն։

Sánctity սէնքտիտի գ. Սրբութիւն, ամբծութիւն, անմեղութիւն, արդարութիւն, առաքինութիւն. սուրբք, բազմութիւն սրբոց։

To Sánctuarise սէնքչիուէրայզ բ, չ. Զերծուցանել 'ի խորանի սրբութեան։

Sánctuary սէնքչիուէրի գ. Սրբութիւն, սրբութիւն սրբոց, խորան սրբութեան, դաբիրայ. տեղի ապաւինի, ապաստանարան. ապաւէն, պաշտպանութիւն։

Sand սանտ գ. Աւազ, խիճ. աւազուտք։ – -blind, կարճատես, որ ունի յաչս աւազանման բիծս։ – -box, աւազաման, անօթ փոշւոյ։ – -paper, թուղթ աւազալից, թուղթ ապակեայ։ – -pit, փոս մանր աւազոյ։ – -stone, կոպիճ, խճաքար։

To Sand, բ, ն. Ծածկել աւազով, աւազացանել։

Sándal սէնտէլ գ. Սանդալ, հողաթափ։ – -wood, ճանդան կամ ճանդի։

Sándarack սէնտէրէք գ. Սանդարակ, կարմիր զառիկ. խէժ կամ մաղասքէ գիհոյ։

Sánded սէնտէտ ած. Աւազային, աւազուտ, աւազախառն. պիսակոտ, պիսակաւոր։

Sánderling սէնտըրլինկ գ. Թռչուն ինչ։

Sánders սէնտըրզ. Տ. Sandal-wood.

Sándish սէնտիշ ած. Աւազային, աւազախառն, աւազուտ։

Sándy սէնտի ած. Աւազուտ, աւազային, աւազախառն, խճալից։

Sane սէյն ած. Առողջ, քաջառողջ։

Sang սէնկ. Կատարեալ ժամանակ to Sing բայի։ [նաբեր։

Sanguíferous սէնկուիֆէրըս ած. Արիւ-

Sanguificátion սէնկուիֆիքէշըն գ. Փոխարկութիւն յարիւն։

Sánguifier սէնկուիֆայըր գ. Արիւնացուցիչ, փոխարկիչ յարիւն։

To Sánguify սէնկուիֆայ բ, չ. Արիւնացուցանել, փոխարկել յարիւն։

Sánguinary սէնկուինէրի ած. Արիւնռուշտ, արիւնահեղ, արիւնարբու, արիւնախանձ, անողորմ։

Sánguine սէնկուին ած. Արիւներանգ. արիւնային, արիւնոտ. աշխոյժ, եռանդուն, ջերմաջերմ։

Sánguine, գ. Գոյն արեան։

Sánguineness, Sanguínity սէնկուիննէս, սէնկուինիտի գ. Եռանդն, աշխոյժք, բորբոք, խառնուած բնութեան արիւնային։

Sanguíneous սէնկուինիըս ած. Արիւնային. արիւնոտ, արիւնալից։

Sánhedrim սէ՛նհիտրիմ գ. Սինեդրիոն (ատեան հրէից):
Sánicle սէ՛նիքըլ գ. Տունկ ինչ:
Sánics սէ՛յնիքս գ. Թարախ, շարաւ:
Sánious սէ՛յնիյըս ած. Շարաւալից, թարախալից:
Sánity սէ՛նիթի գ. Առողջութիւն մտաց, զգաստութիւն:
Sank սէնք. Կատարեալ ժամանակ to Sink բայի:
Sap սա՛էփ գ. Հիւթ, խոնաւութիւն, պարարտութիւն:
To Sap, բ, ն. Բրել, ականել. քանդել:
To Sap, բ, չ. Բրել, ական հատանել:
Sápid սէ՛փիտ ած. Համեղ, քաղցրահամ, քաղցր, ախորժ, բարեհամ:
Sapídity, Sápidness սէփի՛տիթի, սէ՛փիտնէս գ. Համեղութիւն, քաղցրութիւն, համ, ճաշակ:
Sápience սէ՛փիէնս գ. Իմաստութիւն, զգօնութիւն, հանճար, գիտութիւն, իմաստասիրութիւն:
Sápient սէ՛փիէնթ ած. Իմաստուն, գիտուն, հանճարեղ:
Sápless սէ՛փլէս ած. Անհիւթ, անխոնաւ. ցամաք, չոր, հնացեալ, չորացեալ:
Sápling սէ՛փլին գ. Նորատունկ, ծառ մատաղատունկ:
Saponáceous, Sáponary սէփօնէ՛յշըս, սէ՛փօնէրի ած. Օճառային, օճառանման:
Sápor սէ՛յփօր գ. Համ, ճաշակ:
Saporífic սէփօրի՛ֆիք ած. Որ տայ համ կամ ճաշակ, համեղ:
Sápphire սէ՛ֆֆիր գ. Շափիւղայ:
Sápphirine սէ՛ֆֆիրայն ած. Ի շափիւղայէ, շափիւղանման:
Sáppiness սէ՛փփինէս գ. Առատութիւն հիւթոյ, պարարտութիւն:
Sáppy սէ՛փփի ած. Հիւթալից, խոնաւ, պարարտ. մատաղ, մատաղատունկ, մանկական, գեռաբոյս:
Sáraband սէ՛րէպէնտ գ. Ազգ ինչ սպանիացի ծանր կաքաւոյ և երգոյ:
Sárcasm սա՛րքէզմ գ. Երգիծանութիւն, հեգնութիւն:
Sarcástic, Sarcástical սարքէ՛սթիք, սարքէ՛սթիքէլ ած. Երգիծանողական, դառն:
Sarcástically սարքէ՛սթիքէլլի մ. Երգիծանութեամբ, դառն կատականօք:
Sárcenet սա՛րսնէթ գ. Մետաքս. փղորէնեան զարնուածոյ:
Sarcocéle սարքօսի՛լ գ. Փոշտանկութիւն մսեղէն:
Sarcóma սարքօ՛մէ գ. Ուռոյց ինչ խիստ և անցաւ:
Sarcóphagous սարքօ՛ֆէկըս ած. Մսակեր:

Sarcóphagy սարքօ՛ֆէճի գ. Մսակերումն:
Sarcótic սարքօ՛թիք գ. Աճեցուցիչ մսոյ կամ կցիչ վիրաց (դեղ):
Sarculátion սարքիուլէ՛յշըն գ. Քաղհան, քանդումն:
Sárdel, Sárdine stone, Sárdius սա՛րտէլ, սա՛րտայն սթօն, սա՛րտիըս գ. Սարդիոն:
Sárdonyx սա՛րտօնիքս գ. Եղնգնաքար:
Sark սարք գ. Խարազն, քուրձ. շապիկ:
Sarn սարն գ. Սալայատակ:
Sárplier սա՛րփլիր գ. Քուրձ, աման:
Sárrasine սէ՛րրէսին գ. Սեաւ ցորեան:
Sarsaparílla սարսէփէրի՛լլէ գ. Ծառ ինչ և խոտ:
Sarse սարս գ. Մաղ նուրբ:
To Sarse, բ, ն. Մաղել:
Sash սէշ գ. Գօտի մետաքսեայ (սպայից):
– -window, վեր 'ի վայր շարժուն պատուհան: [դենի:
Sássafras սէ՛սսէֆրէս գ. Ամերիկեան սար-
Sat սէթ. Կատարեալ ժամանակ to Sit բայի:
Satánic, Satánical սէթէ՛նիք, սէթէ՛նիքէլ ած. Սատանայական, դիւական, դժոխային, բանսարկուին:
Sátchel սէ՛չէլ գ. Քսակ, պարկ, մախաղ:
To Sate սէյթ բ, ն. Յագեցուցանել, լնուլ, լցուցանել: [լորակաց:
Sátellite սէ՛թէլլայթ գ. Արբանեակ մո-
Satellítious սէթէլլի՛շըս ած. Որ ունի արբանեակս (մոլորակ):
Sátiate սէ՛շիէյթ ած. Յագեալ, յագ, լցեալ. գոհ, շատացեալ:
To Sátiate, բ, ն. Յագեցուցանել, լցուցանել, տաղտկացուցանել, շատացուցանել. ագորել, արբուցանել:
Satíety սէթա՛յիթի գ. Յագուրդ, յագումն, զզուանք, տաղտկութիւն:
Sátin սէ՛թին գ. Մետաքս, ողորկ և փայլուն կերպաս:
Sátire սէ՛թայր գ. Երգիծաբանութիւն:
Satíric, Satírical սէթի՛րիք, սէթի՛րիքէլ ած. Երգիծաբանական, կծողական, կծու, դառն:
Satírically սէթի՛րիքէլլի մ. Երգիծաբանութեամբ, դառն բանիւք:
Sátirist սէ՛թըրիսթ գ. Երգիծաբան, որ գրէ երգիծաբանութիւնս:
To Sátirize սէ՛թըրայզ բ, ն. Երգիծաբանել, յօրինել երգիծաբանութիւնս. պախարակել, ատգանել:
Satisfáction սէթիսֆէ՛քշըն գ. Յագուրդ, լրումն, բաւականութիւն, հաճութիւն, մխիթարութիւն, գոհութիւն. հաւանութիւն, ապացոյց. հատուցումն, փոխարէն, վրէժ:

Satisfáctive «սէթիսֆէքթիվ» ած. Վճարող, հաճեցուցիչ:

Satisfáctorily «սէթիսֆէքթըրիլի» մ. Գոհութեամբ, հաճութեամբ, հաւանականաբար, ըստ բաւականին:

Satisfáctoriness «սէթիսֆէքթըրինէս» գ. Հաճութիւն, բերկրութիւն:

Satisfáctory «սէթիսֆէքթըրի» ած. Հաճեցուցիչ, բաւական. վճարող, հաստուցանող:

To Sátisfy «սէթիսֆայ» բ, ն. Հաճել, հաճեցուցանել, կատարել զկամս. յագեցուցանել, լցուցանել, արբեցուցանել. վճարել, հատուցանել. շատացուցանել, գոհ առնել. հաւանեցուցանել, յաղթահարել:

To Sátisfy, բ, չ. Հաճել, հաճոյանալ. յագիլ. վճարել:

Sátrap «սէթրափ» գ. Նախարար:

Sáturable «սէչիուրէպըլ» ած. Զոր մարթ է տոգորել կամ յագեցուցանել (ըստ քիմիականաց):

Sáturant «սէչիուրէնթ» ած. Տոգորիչ կամ յագեցուցիչ (ըստ քիմիականաց):

To Sáturate «սէչիուրէյթ» բ, ն. Տոգորել, լնուլ, յագեցուցանել (ըստ քիմիականաց):

Sáturday «սէթըրտի» գ. Շաբաթ, օր շաբաթու:

Satúrity «սէթիուրիթի» գ. Յագուրդ, լնումն:

Sáturn «սէթըրն» գ. Երեւակ. կապար (ըստ քիմիականաց):

Sáturnine «սէթըրնայն» ած. Երեւակեան. տխուր, տխրագին, դեգ:

Satúrnian «սէթըրնիէն» ած. Սատուռնեան կամ կռոնոսեան, երջանիկ կամ ոսկեղէն (դար՝ ըստ բանաստեղծից):

Sátyr «սէթըր» գ. Այծամարդ:

Sauce «սօս» գ. Համեմունք: To serve one the same –, անիրաւութեամբ զվրէժ անիրաւութեանցն լուծանել, զչարն չարաւ կորուսանել: – -boat, աման համեմանաց: – -box, անզգամ, ժպիրհ: – -pan, սան, պղյան:

To Sauce, բ, ն. Համեմել. քաղցրացուցանել զքիմս. խառնել:

Sáucer «սօսըր» գ. Անօթ կամ պնակ համեմոց. սկաւառակ կամ պնակ փոքրիկ:

Sáucily «սօսիլի» մ. Անզգամութեամբ, ապառումս, լրբաբար, յանդուգն:

Sáuciness «սօսինէս» գ. Անզգամութիւն, լրբութիւն, ժպրհութիւն: [նուց:

Sáucisse «սօսիս» գ. Լուցկիք ինչ հրագի-

Sáucy «սօսի» ած. Ապառում, ժանտ, լիրբ, ժպիրհ, յանդուգն:

To Sáunter «սօնթըր» բ, չ. Թափառական կմ. ատանդական շրջիլ, թափառել, դեգերել, յամենալ: – away, ցրուել, վատնել:

Sáunterer «սօնթըրըր» գ. Թափառական, դատարկապորտ, դատարկայած:

Sáuntering «սօնթըրին» գ. Թափառականութիւն: [ռունք:

Sáurians «սօրիընս» գ. Մողէսական զեռ-

Sáusage «սօսէճ» գ. Երշիկ խողենի, ապուխտ, աղածք մսոյ: Dried –, խճուղ խողենի:

Sávable «սէյվըպըլ» ած. Փրկելի:

Sávage «սէվիճ» ած. Վայրի, վայրենի. վայրագ, անընտել, գազանական, ամարդի. անհրահանգ, բարբարոս, խուժադուժ:

Sávage, գ. Վայրագասուն, բարբարոս, խուժադուժ:

To Sávage, բ, ն. Վայրենացուցանել, գազանացուցանել:

Sávagely «սէվիճլի» մ. Գազանաբար, անողորմ, յանխնայ:

Sávageness «սէվիճնէս» գ. Վայրենութիւն, գազանութիւն, անգթութիւն, գազանական բարք:

Sávagery «սէվիճրի» գ. Վայրենութիւն, գազանութիւն. բրտութիւն:

Savánna «սէվէննէ» գ. Անտառ շամբաց, շամբաստանք (Ամերիկոյ). պաճարարօտ, արօտատեղի:

Save «սէյվ» մ. Բաց 'ի, բայց միայն, բայց եթէ, եթէ ոչ:

To Save, բ, ն. Պահել, պահպանել, պաշտպանել. փրկել, ապրեցուցանել. ազատել, զերծուցանել. անխայել, խնայել:

To Save, բ, չ. Լինել դիւրագին:

Sáveall «սէյվօլ» գ. Շարժուն փող ճրագարանին:

Sáver «սէյվըր» գ. Ազատիչ, պաշտպան, պահապան. որ ազատէ կամ ապրեցուցանէ զանձն. խնայող, քաջ անտես. որ կուտէ կամ հաւաքէ (դրամս):

Sávin «սավին» գ. Յրդի, սկիւթական գի:

Sáving «սէյվին» ած. Որ խնայէ կամ անխայէ. որ ոչ կորուսանէ, անվնաս:

Sáving, մ. Բաց 'ի, 'ի բաց առեալ, բայց միայն:

Sáving, գ. Խնայութիւն, անխայումն. բացառութիւն, պահպանութի, ներումն:

Sávingly «սէյվինլի» մ. Խնայելով, ճշդելով:

Sávingness «սէյվիննէս» գ. Խնայութիւն, ճշդութիւն. յօժարութի կամ փոյթ փրկութեան:

Sáviour «սէյվիըր» գ. Փրկիչ, ազատիչ, ապրեցուցիչ:

Sávory «սէյվըրի» գ. Կորդիւն (բոյս):

Sávour «սէյվըր» գ. Համ, բուրումն. համ, ճաշակ:

To Sávour, բ, չ. Ունել զհամ կամ զճաշակ, բուրել:

To Sávour, ք, ն. Առնուլ զհոտ կամ զճաշակ, ճաշակել, առնուլ զքաղցրութի՛, սիրել, ախորժել:

Sávourily սէյվըրիլի մ. Ախորժանօք, քաղցրութեամբ, հեշտեաւ:

Sávouriness սէյվըրինէս գ. Համեղութիւն, քաղցրութիւն, անուշահոտութի՛:

Sávoury սէյվըրի ած. Անոյշ, քաղցր, անուշահոտ. համեղ, քաղցրահամ:

Savóy սէվօյ գ. Ազգ ինչ կաղամբի:

Saw սօ գ. Սղոց. առակ, առած, վճիռ կամ բան իմաստալից: --dust, սղոցածք, սղոցուք: --fish, սղոցաձուկն, թրաձուկն: --mill, աղօրիք սղոցելոյ: --pit, փոս սղոցչաց: --set, --wrest, գործի որով յօրինեն զատամունս սղոցի:

To Saw, ք, ն. Սղոցել:

Saw, Կատարեալ ժամանակ to See բայի:

Sáwer, Sáwyer սօըր, սօյըր գ. Սղոցիչ:

Sáxifrage սէքսիֆրէյճ գ. Քարհերձ (խոտ):

Sáxifragous սէքսիֆրէկըս ած. Վիմահերձ:

Say սէյ գ. Բան, խօսք. օրինակ, փորձ, ճաշակ, փորձառութիւն. ազգ ինչ ասուոյ:

To Say, ք, ն. Ասել, խօսել, ճառել, պատմել. երկրորդել, արտասանել:

To Say, ք, չ. Ասել: That is —, որ է ասել, այսինքն, այսինքն է, խմա: [րոյցք:

Sáying սէյինկ գ. Ասացուած, բան, զը-

Scab ըսքէպ գ. Քոս վիրաց. բոր, բորոտութի. քոսոտ, բորոտ, թշուառական ոք:

Scábbard ըսքէպպըրտ գ. Պատեանք սուսերի:

Scábbed ըսքէպտ ած. Քոսոտ, բորոտ. ողորմելի, անպիտան:

Scábbedness ըսքէպէտնէս գ. Քոսոտութիւն, բորոտութիւն. անպիտանութիւն:

Scábbiness ըսքէպպինէս գ. Բոր, բորոտութիւն:

Scábby, Scábious ըսքէպպի, ըսքէպիըս ած. Քոսոտ, բորոտ:

Scábious, գ. Քոսաբոյս (տունկ):

Scábrous ըսքէպրըս ած. Անհարթ, խորտուբորտ, անողորկ, խոշոր. խիստ, դժուարին, դաժան, սաստիկ:

Scábrousness ըսքէպրըսնէս գ. Անհարթութիւն, խստութիւն, խոշորութիւն:

Scábwort. Տես Scabious.

Scáffold ըսքէֆֆըլտ գ. Տախտակամած, լաստակերտք. փայտակերտ կայան կամ բարձրաւանդ հանդիսատեսաց, հայեկ. բեմ գլխատութեան:

To Scáffold, ք, ն. Տախտակամած յօրինել, լաստակերտս կազմել:

Scáffoldage ըսքէֆֆըլտէյճ գ. Տախտակամած, ձեմելիք:

Scáffolding ըսքէֆֆըլտինկ գ. Տախտակամած, հայեցարան, նստարան:

Scaláde, Scaládo ըսքըլէյտ, ըսքըլէյտօ գ. Յարձակումն զօրաց սանդղովք, ելք սանդղովք 'ի պարիսպս:

Scálary ըսքէլէրի ած. Սանդղաձև:

Scald ըսքօլտ գ. Գոնջութիւն գլխոյ: —head, կեղ գլխոյ:

Scald, ած. Քոսոտ, ողորմելի:

To Scald, ք, ն. Խարշատել եռացեալ ջրով, կիզուլ:

Scale ըսքէյլ գ. Թաթ կշռոց. կշիռ. կշիռ (համեմատեղութիւն). թեփ (ձկան). տաշեղ, թերթ. սանդուղք, աստիճան. ելք սանդղովք 'ի պարիսպս. աստիճան, կարգ. աստիճան (աշխարհագրական կամ երաժշտական). նշան աստիճանաց կամ անջրպետութեան:

To Scale, ք, ն. Ելանել 'ի վեր իբր ընդ աստիճանս, ելանել 'ի վեր. կշռել, դնել 'ի կշիռ. հանել զթեփն, թափել. հարթել, հաւասարել: [փոյ:

To Scale, ք, չ. Թափիլ կեղևոյ կամ թե-

Scáled ըսքէյլտ ած. Թեփալից, թեփոտ:

Scaléne ըսքըլին գ. Անզուգակողմն կամ անհաւասարակողմն եռանկիւն:

Scáliness ըսքէյլինէս գ. Թեփաւորութիւն, պատեանաւորութիւն:

Scall ըսքօլ գ. Գոնջութիւն, բոր, բորոտութիւն:

Scállion ըսքէլիըն գ. Փոքրիկ դալար սոխ:

Scállop ըսքօլլըփ գ. Խեցեմորթ ինչ:

To Scállop, ք, ն. Ատամնաձև յօրինել:

Scalp ըսքէլփ գ. Սկաւառակ գլխոյ, գագաթն. գագաթնամաշկ:

To Scalp, ք, ն. Հանել զգագաթնամաշկն:

Scálpel ըսքէլփէլ գ. Կտրոց վիրահատաց:

Scály ըսքէյլի ած. Թեփաւոր, թեփալից, խեցեմորթ, պատեանաւոր:

To Scámble ըսքէմպլ ք, չ. Գժտիլ, աղմուկ յարուցանել, խռովայոյզ լինել, յափշտակել, խրոխտալ:

To Scámble, ք, ն. Գիշատել, կեղեքել, պատառոտել, խլել:

Scámbler ըսքէմպլըր գ. Յանդուգն, պատառաբոյծ:

Scámblingly ըսքէմպլինկլի մ. Յանդգնաբար, խրոխտաբար, յափշտակութեամբ, ժպրհութեամբ: [մոնեան:

Scammóniate ըսքէմմօնիէյթ ած. Սակա-

Scámmony ըսքէմմընի գ. Սակամոնի (տունկ և հիւթ բժշկական):

To Scámper ըսքէմփըր ք, չ. Փախչել, խոյս տալ, ճողոպրել զանձն:

To Scan ըսքէն ք, ն. Զափել զվանկս. քննել, կշռել, չափել:

Scándal ըսքէնտըլ գ. Գայթակղութիւն. մեղս, կեղտ անուան, նախատինք:

To Scándal, բ, ն. Չարախօսել անուան չար, նախատել, աղարտել զհամբաւ այլոյ:

To Scándalize ըսքէնտըլայզ բ, ն. Գայթակղեցուցանել. գայթակղութիւն դնել, անուանարկ առնել:

Scándalous ըսքէնտըլըս ած. Գայթակղական, գայթակղեցուցիչ. վատանուն, անարգական, անկրաւ:

Scándalously ըսքէնտըլըսլի մ. Ի գայթակղութիւն. անարգաբար, նախատանօք, յամօթ, յանարգանս:

Scándalousness ըսքէնտըլըսնէս գ. Լինելն գայթակղական կամ գայթակղեցուցիչ:

Scánsion ըսքէնշըն գ. Չափ վանկից, չափումն ոտից:

Scant ըսքէնտ մ. Հազիւ, դժուարաւ:

Scant, ած. Նուազ, սակաւ, պակաս, փոքր, աղքատին. ժլատ, չափաւոր:

To Scant, բ, ն. Չափաւորել, սեղմել, կարճել, նուազեցուցանել, ժլատել:

Scántily ըսքէնտիլի մ. Սակաւուք, փոքու ինչ. ժլատ, ժլատելով, խուն մի:

Scántiness ըսքէնտինէս գ. Նեղութիւն, անձկութիւն, կարճութիւն. նուազութիւն, սակաւութիւն:

Scántlet ըսքէնտլէտ գ. Չափ կամ քանակութիւն փոքր:

Scántling ըսքէնտլին գ. Կտորակ, կաղապար, հատոր, մասն. չափ կամ քանակութիւն ինչ. չափ կամ քանակութիւն փոքրիկ:

Scántly ըսքէնտլի մ. Հազիւ, դժուարաւ. ժլատ, ժլատելով, խնայելով, սակաւուք:

Scántness ըսքէնտնէս գ. Անձկութիւն, նուազութիւն, փոքրկութիւն:

Scánty ըսքէնտի ած. Նեղ, անձուկ, կարճ. նուազ, սակաւ, սուղ, փոքր, պակաս. ժլատ, չափաւոր, աղքատին:

Scape ըսքէյփ գ. Փախուստ, խուսափումն. հնարք զերծանելոյ, խոտորումն, շեղումն. անառակութիւն, պղծասուտութիւն:

To Scape, բ, ն. Փախչել, խոյս տալ, անցանել, զերծանել:

To Scape, բ, չ. Փախչել, անցանել, ազատել, զգուշանալ, խոտորիլ:

Scápula ըսքէփիուլը գ. Թիակ ուսոյն, [անրակ:

Scápular, Scápulary ըսքէփիուլըր, ըսքէփիուլըրի ած. Թիկանց, ուսոց:

Scar ըսքար գ. Սպի, նշան վիրաց:

To Scar, բ, ն. Վիրաւորել, թողուլ զսպի կամ զնշան վիրաց:

Scárab ըսքէրէպ գ. Բզէզ, միջատ:

Scáramouch ըսքէրէմաուչ գ. Գիմնակաւոր դերասան:

Scarce ըսքէյրս ած. Նուազ, սակաւ, նիհար. սակաւադիպ:

Scarce, Scárcely ըսքէյրս, ըսքէյրսլի մ. Հազիւ, դժուարաւ:

Scárceness, Scárcity ըսքէյրսնէս, ըսքէյրսիտի գ. Նուազութիւն, սակաւութիւն, պակասութիւն, կարօտութիւն:

To Scare ըսքէյր բ, ն. Երկեցուցանել, զարհուրեցուցանել, ահաբեկ առնել, շուարեցուցանել. սարսուցանել, հալածել, ցրուել:

Scárecrow ըսքէյրքրօ գ. Խրտուիլակ, խրտուիլ. երկիւղ մտաց:

Scárefire ըսքէյրֆայր գ. Երկիւղ յերեւաց հրդեհի կամ հրոյ:

Scarf ըսքարֆ գ. Երիզ կախեալ զպարանոցէ կամ զուսոց առ 'ի զարդ. թիկնոց ինչ:

To Scarf, բ, ն. Արկանել 'ի վերայ, կրել:

Scárfskin ըսքարֆսքին գ. Վերնամաշկ, մաշկ: [ցատումն:

Scarificátion ըսքէրիֆիքէշըն գ. Յեատումն,

Scarificátor ըսքէրիֆիքէտըր գ. Որ ցատէ:

Scárifier ըսքէրիֆայըր գ. Որ ցատէ. գործի ցատելոյ:

To Scárify ըսքէրիֆայ բ, ն. Ցատել, ցեւել:

Scárlet ըսքարլէտ գ. Բոսորագոյն ներկ. ազնիւ չուխայ կարմիր:

Scárlet, ած. Բոսորագոյն:--oak, աղոցի (ծառ): — -runner (bean), լուբիա:

Scármage, Scármoge. Տ. Skirmish.

Scarp ըսքարփ գ. Ներքին որմ խրամոց, զառ 'ի վայր որմոյ:

Scate ըսքէյտ գ. Մոյկ փայտեայ և երկաթագամ սահելոյ 'ի վերայ սառին. ձուկն ինչ տափարակ (ա՛ս. ֆիշ պուրէռ):

To Scate, բ, չ. Սահիլ 'ի վերայ սառին երկաթագամ հողաթափիւ:

Scátebrous ըսքէտիպրըս ած. Լի աղբերակամբք:

Scath ըսքէյթհ գ. Թանգումն, եղծումն, աւեր, ապականութիւն:

To Scath, բ, ն. Թանգել, աւերել, եղծանել:

Scáthful ըսքէյթհֆուլ ած. Չար, կորստական, աւերիչ, եղծիչ:

To Scátter ըսքէտտըր բ, ն. Ցանել, ցրուել, սփռել, տարածել, ժապաղել. հալածել, վանել:

To Scátter, բ, չ. Ցրուիլ, սփռիլ:

Scátteringly ըսքէտտըրինկլի մ. Ցրիւ, ժապաղ, ցան և ցիր, աստ և անդ:

Scátterling ըսքէտտըրլին գ. Աստանդական, թափառական, վարանդի:

Scatúrient ըսքէտիուրիէնտ ած. Բղխեալ, որ բղխէ, զեռահեռեալ:

Scaturíginous սքէթուրիճինըս ած. Լի աղբերակամբք, բազմավտակ:

Scávenger սքէվինճըր գ. Մաքրիչ կամ աւելածու փողոցաց:

Scélerat սէլըրէթ գ. Եղեռնաւոր, չարագործ, ապիրատ:

Scénary սինըրի գ. Տեսիլ, տեսութիւն, պատկեր. տեսարան. թատերականնկարք:

Scene սին գ. Տեսարան, թատր, հանդէս թատերական. տեսիլ, պատկեր, երևոյթ, նկար. մասն թատերական հանդիսի. թատերական նկարք:

Scénic սէնիք ած. Թատերական:

Scenográphical սէնօկրէֆիքէլ ած. Տեսագրական, տեսագրութեան:

Scenográphically սէնօկրէֆիքէլլի մ. Տեսագրութեամբ:

Scénography սէնօկրէֆի գ. Տեսագրութի:

Scent սէնթ գ. Հոտառութիւն, հոտոտելիք. հոտ, բուրումն. հոտ որսոյ:

To Scent, բ, ն. Հոտոտել, առնուլ զհոտ. բուրել զհոտ, առգործել բուրմամբ:

Scéntless սէնթլէս ած. Անհոտ:

Scéptic սէփթիք գ. Սկեպտիկեան (փիլիսոփայ), երկբայող, կասկածոտ: Տ. Skeptic.

Scéptre սէփթըր գ. Գաւազան արքունի:

Scéptred սէփթըրտ ած. Որ կրէ զգաւազան իշխանութեան:

Schédule շէտիուլ գ. Թուղթ փոքրիկ, պիտակ, տոմսակ. յաւելուած (կտակի). ցուցակ փոքրիկ:

Schématism սքիմէթիզմ գ. Տեսիլ, երևոյթ, ձև, կերպարան:

Schématist սքիմէթիսթ գ. Որ ձևացուցանէ, գծիչ, ճարտար:

Scheme սքիմ գ. Ձև, գաղափար, պատկեր, նկար. տեսիլ, երևոյթ, կերպարան:

Schémer սքիմըր գ. Որ ձևացուցանէ, որ նկարագրէ կամ հնարէ:

Schésis սքիսիս գ. Ձև, կերպարան, որպիսութիւն, ունակութիւն:

Schism սիզմ գ. Հերձուած:

Schísmatic սիզմէթիք գ. Հերձուածող:

Schismátical սիզմէթիքէլ ած. Հերձուածողական:

Schismátically սիզմէթիքէլլի մ. Հերձուածով, հերձուածողութեամբ, հերձուածողական կարծեօք:

To Schísmatize սիզմէթայզ բ, ն. Հերձուած արկանել, հերձուածող լինել:

Schólar սքօլըր գ. Ուսանող, համբակ, աշակերտ, դպիր. գիտնական, գիտուն. կապեալ 'ի գիրս:

Schólarship սքօլըրշիփ գ. Դպրութիւն, ուսումն, գիտութիւն. աշակերտութիւն:

Scholástic սքօլէսթիք ած. Դպրոցական, դպրոցեան:

Scholástical սքօլէսթիքէլ ած. Դպրոցական, դպրոցեան. դպրատան:

Scholástically սքօլէսթիքէլլի մ. Ըստ դպրոցականաց, ըստ դպրոցաց:

Schóliast սքօլիէսթ գ. Մեկնիչ նախնի մատենագրաց:

Schólion, Schólium սքօլիօն, սքօլիըմ գ. Մեկնութիւն, ծանօթաբանութիւն. պարապումն (ըստ երկրաչափից):

Schóly սքօլի գ. Մեկնութիւն, ծանօթաբանութիւն:

To Schóly, բ, չ. Մեկնել, ծանօթաբանել:

School սքուլ գ. Դպրոց, դպրատուն, վարժարան. ուսումն, վարդապետութիւն, աղանդ. վարդապետութիւն դպրոցական աստուածաբանից: — -boy, դպիր, աշակերտ, ուսանող, համբակ: — -day, օր համար անդլոյ: — -fellow, աշակերտակից, ուսումնակից: — -hourse, ժամանակ համար անդլոյ: — -house, դպրատուն, դպրոց, ուսումնարան: — -man, դպրոցական աստուածաբան և փիլիսոփայ: — -master, վարժապետ, դաստառ, ուսուցիչ: — -mistress, վարժապետուհի: — -room, դպրատուն:

To School, բ, ն. Ուսուցանել, խրատել, վարդապետել, յանդիմանել. մարզել, հրահանգել:

Schoóner սքունըր գ. Նաւ ինչ երկկայմ:

Sciágraphy սայէկրէֆի գ. Ստուերագրութիւն:

Sciátheric, Sciátherical սայէթհէրիք, սայէթհէրիքէլ ած. Ժամացուցական, ժամացուցի արեգական:

Sciátic, Sciática սայէթիք, սայէթիքէ գ. Ազդերացաւ:

Sciátical սայէթիքէլ ած. Որ ունի զցաւ յօդուածոց կամ ոսկերաց:

Scíence սայէնս գ. Գիտութիւն. ուսումն, մակացութիւն. հմտութիւն, տեղեկութի, ծանօթութիւն. արուեստ ազատական:

Sciéntial սայէնշէլ ած. Գիտնական, գիտութեան:

Scientífic, Scientífical սայէնթիֆիք, սայէնթիֆիքէլ ած. Գիտնական, գիտնաւոր, հմտական, հաւաստի:

Scientífically սայէնթիֆիքէլլի մ. Գիտնաբար, հմտաբար, հաւաստեաւ, տիրապէս:

Scímitar սիմիթըր գ. Դաշոյն, դաշնակ: Տես Cimeter.

Scink սինք գ. Վիժած կովու:

To Scintíllate սինթիլլէյթ բ, չ. Կայծակունս արձակել, փայլատակել:

Scintillátion սինթիլլէշըն գ. Թօթափումն կայծականց, փայլատակումն աստեղաց:

Scíolist սայօլիսթ գ. Խմաստակ:

Scíolous սայօլըս ած. Խմաստակ, որ վէր 'ի վերոյ և հարևանցի ևեթ գիտէ:

Scíomachy սայօմէքի գ. Ստուերամարտութիւն, մնոտի բանակռուութիւն:

Scíon սայըն գ. Ոստ, ընձիւղ, բարունակ, բողբոջ, շառաւիղ:

Scire-fácias սայրի-ֆէյշիըս գ. Վճիռ ինչ դատաստանական:

Scirrhósity սքիրրօսիթի գ. Խոյլ:

Scírrhous սքիրրըս ած. Խուլական:

Scírrhus սքիրրըս գ. Խոյլ:

Scíssible սիսսիպլ ած. Հատանելի, հերձանելի, դիւրահատ:

Scíssile սիսսիլ ած. Դիւրահատ, դիւրահերձ, հերձանելի:

Scíssion սիժըն գ. Հատումն, հերձումն, պատառումն:

Scíssor սիզզըր գ. Մկրատ:

Scíssure սիժիւր գ. Պատառուած, ճեղքուած:

Sclerótic սքլիրօթիք ած. Պինդ, խստագոյն (թաղանդ աչաց):

Sclerótics, գ. Պնդացուցիչ դեղք:

To Scoat, to Scotch սքօթ, սքօչ բ, ն. Կասեցուցանել զընթացս անուոյ, խոչ դնել ընթացից անուոյ:

Scoff սքօֆ գ. Ծաղր, այպն, կատակ, անարգանք, նախատինք, թշնամանք:

To Scoff, բ, չ. Ծաղր առնել, կատակել, այպանել, ծիծաղիլ:

Scóffer սքօֆֆըր գ. Այպանող, կատակող, ծանակիչ, անգոսնիչ, անարգու:

Scóffingly սքօֆֆինկլի մ. Ընդ խաղ, ընդ կատակս, 'ի նախատինս:

Scold սքօլտ գ. Կին խռովայոյզ կամ բազմաղաղակ:

To Scold, բ, չ. Վիճել, կագել, աղաղակել, քրթմնջել, տրտնջել:

Scolopéndra սքօլօփէնտրէ գ. Օձատանդր. եղնալեզու, արծւոյ ճանկ (բոյս):

Sconce սքօնս գ. Դղեակ, ամրոց, պատուար. գլուխ (ըստ ռամկաց). առեղն ճրագարանի. տուժ, տուգանք:

To Sconce, բ, ն. Տուժել, տուգանել, տուգանս արկանել 'ի վերայ:

Scoop սքուփ գ. Դոյլ. ճաշակ. գործի ինչ վիրաբուժից. թիակ ինչ դոդաւոր:

To Scoop, բ, ն. Հանել (ջուր), դատարկել. փորել, բրել, փապարել:

Scóoper սքուփըր գ. Որ դատարկէ կամ փորէ:

Scope սքօփ գ. Նպատակ, վախճան, դիտաւորութիւն. կէտ, նշան. տեղի, ընդարձակութիւն, ազատութիւն. համարձակութիւն. անչափութիւն, զեղխութիւն, անառակութիւն:

Scópulous սքօփիուլըս ած. Ժայռաւոր, քարաժայռ, ժայռալից:

Scorbútic, Scorbútical սքօրպիութիք, սքօրպիութիքըլ ած. Լնդապար:

Scorbútically սքօրպիութիքըլլի մ. Լնդապարական:

Scorce սքօրս. Տես Dicourse.

To Scorch սքօրչ բ, ն. Կիզուլ, այրել, տաշորել, խամրել:

To Scorch, բ, չ. Այրիլ, տաշորիլ, խամրիլ, աղաղիլ, չորանալ:

Scórching սքօրչին ած. Կիզիչ:

Scórdium սքօրտիըմ գ. Սպանդ (բոյս):

Score սքօր գ. Հատուած, գիծ, նիշ. փոխատնիչ ('ի հաշուի), հաշիւ, համար. թիւ, թուական. պարտք եդեալ 'ի վերայ. պատճառ, առիթ. քսան թիւ, քսան: A song in –, երգ երաժշտական խաղիւք:

To Score, բ, ն. Վճարել կամ հատուցանել ինքն զպարտս. դնել կամ արկանել 'ի վերայ, գրել, համարել. գծել, նշանակել, գծագրել:

Scória սքօրիէ գ. Կղկղանք հրահալեաց:

Scórious սքօրիըս ած. Լի կղկղանօք:

Scorn սքօրն գ. Նախատինք, անարգանք, արհամարհանք. ամօթ, այպն, ծաղր, ծանականք. այպն կատականաց, նշաւակ:

To Scorn, բ, ն. Անգոսնել, արհամարհել, այպանել, առ ոչինչ դրել:

To Scorn, բ, չ. Ծիծաղիլ, այպանել, ծաղր կամ այպն առնել. արհամարհել, մերժել, ունչս առնել:

Scórner սքօրնըր գ. Անգոսնիչ, արհամարհող, անարգու, այպանող, ծաղրող:

Scórnful սքօրնֆուլ ած. Անարգու, արհամարհոտ, սեգ, ամբարտաւան. որ առ ոչինչ դրէ, խրոխտ:

Scórnfully սքօրնֆուլլի մ. Արհամարհութեամբ, խրոխտաբար, յախուռն, ապաուումն:

Scórpion սքօրփիըն գ. Կարիճ. կարիճ (համաստեղութիւն). խարազան կամ մտրակ 'ի ձև կարճի. ձուկն ինչ:

Scot սքօթ գ. Մասն, բաժին: – and lot, տուրք կամ հաս եկեղեցւոյ կամ ժողովրդապետի:

Scotch սքօչ գ. Հատուած, գիծ, ցետուած: – -collops, խորովածք 'ի մսոյ որթուց ճարպով խառնեալ: – -hoppers, խաղ ինչ մանկանց: – man, – woman, (սկովտիացի) այր և կին:

To Scotch, բ, ն. Գծել. հատանել, ցետել:

Scótomy ըսքօ՛թըմի գ. Մթագնած պտոյտ լինել գլխոյ:

Scóundrel ըսքաու՛նտրէլ գ. Անարգ կամ անպիտան ոք, հէգ, թշուառական, անըզգամ, սրիկայ:

To Scour ըսքաու՛ըր բ, ն. Քերել, շփել. յղկել, փայլեցուցանել. մաքրել, սրբել, արծնել. ասպատակել 'ի ծովու, դհետ անցնել հեռուց. քերել կամ անցանել առ:

To Scour, բ, չ. Մաքրել. ասպատակել, շրջել հեռաբար. ասպանդական շրջել, դեգերել. ընթանալ, դիմել, յարձակել. խոյս տալ, վերծանել, ձողոպրել:

Scóurer ըսքաու՛ըրըր գ. Մաքրիչ, սրբիչ. յղկիչ. մաքրողական դեղ. ասպատակ. թափառական. որ խոյս տայ փութանակի:

Scourge ըսքը՛րճ գ. Խարազան, մտրակ, տաձկինակ. գան, գաւազան, պատիժ, խրատ, պատուհաս:

To Scourge, բ, ն. Հարկանել խարազանաւ կամ գաւազանաւ, գանել, ձաղկել. պատժել, խրատել:

Scóurger ըսքը՛րճըր գ. Որ հարկանէ խարազանաւ, ձաղկիչ. պատուհասող:

To Scourse ըսքաու՛րս բ, ն. Փոխել, փոփոխել, փոխանակել:

Scout ըսքաու՛թ գ. Լրտես, դէտ, խընդրակ, պահապան:

To Scout, բ, չ. Լրտեսել, դիտել, գնալ 'ի խնդիր, շրջել 'ի պահակերութիւն. ծաղր առնել:

Scóvel ըսքը՛վէլ գ. Ջնջան կամ մաքրիչ հնոցի՝ գնդընկեցաց, փարախիչ:

Scowl ըսքաու՛լ գ. Խոժոռ կամ զայրագին հայեցուած, դժնեայ կամ տխրագին տեսիլ, ցասումն:

To Scowl, բ, չ. Խեթիւ կամ ընդ ականք հայիլ, խաւիւ կամ խոժոռ դիմօք ակնարկել, խոժոռիլ, դժուարիլ, դժգմնիլ, ցասնուլ:

Scówlingly ըսքաու՛լինկլի մ. Խաւիւ, խեթիւ, ընդ ականք, զայրագին:

To Scrábble ըսքրէ՛պպըլ բ, չ. Ցեխել եղընգամբ. յախիճթերս խաղալ:

Scrag ըսքրէ՛կ գ. Վտիտ, նուրբ կամ անօսր ինչ:

Scrágged ըսքրէ՛կկէտ ած. Անհարթ, խորտուբորտ, աւապար:

Scrággedness, Scrágginess ըսքրէ՛կկէտնէս, ըսքրէ՛կկինէս գ. Վտտութիւն, նիհարութիւն, ցամաքութիւն. անհարթութիւն:

Scrággy ըսքրէ՛կկի ած. Նիհար, վտիտ, արուգ, անօսր, աղազուն. անհարթ, խիստ, տատապար, դժուարակոխ:

Scrámble ըսքրէ՛մպըլ գ. Կռիւ, յափշտակութիւն, կորզումն. մագլցի ելք 'ի վեր:

To Scrámble, բ, չ. Կռուիլ, յափշտակել, խլել, կորզել, առնուլ բռնի. պինդ ունել, ըմբռնել. մագլել, ելանել 'ի վեր մագլցի ոտիւք և ձեռօք:

Scrámbler ըսքրէ՛մպլըր գ. Որ կռուի՝ յափշտակէ կամ խլէ. որ մագլցի ելանէ 'ի վեր:

To Scranch ըսքրա՛նչ բ, ն. Խորտակել կամ մանրել ատամամբք:

Scránnel ըսքրէ՛ննէլ ած. Անարուեստ, անպիտան:

Scrap ըսքրէ՛փ գ. Մնացուած, մասն, կոտորակ, խեչերանք, տաշեղք. պատառ, նշխար, փշրանք. կտորակ թղթոյ:

Scrápe ըսքրէ՛յփ գ. Դժուարութիւն, կընճիռն, տագնապ. դափր, տրոփումն. հարուած, բաղխիւն:

To Scrape, բ, ն. Քերծուլ, քերել. հարկանել կամ հնչեցուցանել չարաչար. հաւաքել կամ ժողովել քերելով իմն. մագլցի բրել:

To Scrape, բ, չ. Ուժգին հնչել. չարաչար հարկանել (զնուագարան). դափր հատանել: — acquaintance, դատանել շընորհս, հաճոյանալ (ըստ ռամկաց):

Scráper ըսքրէ՛յփըր գ. Քերոց, քերիչ. կծծի, ագահ. ածէս կամ անպիտան նուագածու:

Scrat ըսքրէ՛թ գ. Արուէգ, երկասեր:

Scratch ըսքրէ՛չ գ. Քերուած, գիծ. ցեռուած. կեղեքումն, վէրք, հարուած ցեռուածոյ, պատառուած:

To Scratch, բ, ն. Գծել, հատանել. քերել եղնգամբ. ցռել, հարկանել, վիրաւորել, կեղեքել. գրել կամ նկարել չարաչար. հանել, բրել:

Scrátcher ըսքրէ՛չըր գ. Որ քերէ, որ գծէ կամ ցռէ:

Scrátches ըսքրէ՛չէզ գ. Վէրք ինչ յոտս [ձիոյ:

Scrátchingly ըսքրէ՛չինկլի մ. Քերելով, մագլցի:

Scraw ըսքրօ՛ գ. Մակերևոյթ. ոլքիւն:

Scrawl ըսքրօ՛լ գ. Անհեթեթ գրուած:

To Scrawl, բ, ն. Յումպէտս գրել կամ նկարել:

To Scrawl, բ, չ. Յումպէտս կամ անհմտաբար գրել. սողալ, զեռալ:

Scráwler ըսքրօ՛լըր գ. Տգէտ կամ անհմուտ գրիչ:

Scray ըսքրէ՛յ գ. Ծիծառն ծովային:

To Screak ըսքրի՛ք բ, չ. Ճռնչել, ճաչել, ճռուաչել:

Scream ըսքրի՛մ գ. Ճիչ, աղաղակ, գոչիւն:

To Scream, բ, չ. Ճիչ բառնալ, ճչել, գոչել:

Screech ըսքրի՛չ գ. Կայ, ճիչ, գոչիւն, աղաղակ: — -owl, բու:

To Screech, բ, չ. Վայել, ճչել, ճիչ բառնալ, աղաղակել, գոչել:

Screen ըսքրի՛ն գ. Հովանի, պաշտպան, պաշտպանութիւն. հովանեակ յերեսաց հրոյ. հողմաղբել. խարբալ ինչ:

To Screen, բ, ն. Պահել, պաշտպանել, պահպանել, հովանի լինել. խարբալել, մաղել:

Screw ըսքրո՛ւ գ. Պտուտակ:

To Screw, բ, ն. Պտուտել կամ շարժել պտուտակաւ. հաստատել պտուտակաւ. թիւրել, ծամածռել, կնճռել. մզել, սեղմել, բանի վարել կամ մուծանել. ճնշել, ճմլել. կեղեքել, հարստահարել:

Scribble ըսքրի՛պպըլ գ. Անպիտան կամ ումպէտ գրուած:

To Scribble, բ, ն. Վեր 'ի վերոյ կամ յումպէտս գրել:

Scribbler ըսքրի՛պլըր գ. Անպիտան կամ անհեթեթ գրիչ:

Scribe ըսքրա՛յպ գ. Գրիչ, դպիր, դպրապետ, քարտուղար. նօտար:

Scrimer ըսքրա՛յմըր գ. Սրախաղ, ուսուցիչ սրախաղութեան:

Scrine ըսքրա՛յն գ. Արկղ, գրասեղան:

Scrip ըսքրի՛փ գ. Մախաղ, բակեղէթ. տոմսակ, պիտակ:

Scrippage ըսքրի՛փփէճ գ. Որ ինչ միանգամ գտանի 'ի մախաղի:

Scriptory ըսքրի՛փթըրի ած. Գրաւոր, գրեալ, գրաւորական:

Scriptural ըսքրի՛փչուրըլ ած. Աստուածաշունչ գրոց:

Scripture ըսքրի՛փչուր գ. Գրուած, գիր, մատեան. սուրբ գիրք, աստուածաշունչ մատեան:

Scrivener ըսքրի՛վնըր գ. Համարակալ, գրիչ դաշանց. վաշխառու:

Scrofula ըսքրո՛ֆիուլէ գ. Խոյլք յապականութենէ արեան:

Scrofulous ըսքրո՛ֆիուլըս ած. Ախտացեալ խուլիւ:

Scroll ըսքրո՛լ գ. Տումար մագաղաթեայ, մատեան:

Scroyle ըսքրո՛յլ գ. Անզգամ, չարագործ, խառնագնաց, սրիկայ:

Scrub ըսքրը՛պ գ. Գծուծ կամ անպիտան ոք. մնոտի կամ չնչին ինչ. աւել 'ի թփոց:

To Scrub, բ, ն. Շփել, մաքրել, սրբել:

Scrubbed, Scrubby ըսքրը՛պպիտ, ըսքրը՛պպի ած. Գծուծ, գարշելի, չնչին, անպիտան, փանաքի:

Scruff ըսքրը՛ֆ գ. Տես Scurf.

Scruple ըսքրո՛ւփըլ գ. Խիղճ, կասկած, տարակոյս. դրամար (կշիռ քսան գարեհատաց). խոտն ինչ, փոքր քանակութիւն:

To Scruple, բ, չ. Խղճել, խիթալ, կասկածիլ, տարակուսիլ:

Scrupler ըսքրո՛ւփլըր գ. Խղճող, երկմտող:

Scrupulosity ըսքրուփիուլո՛սիթի գ. Երկիւղածութիւն, խիղճ. ճշդութիւն, անչափ զգուշութիւն:

Scrupulous ըսքրո՛ւփիուլըս ած. Երկիւղած, խղճահար. զգուշաւոր, անվրէպ, ճիշդ. կեղակարծ, խիթալի:

Scrupulously ըսքրո՛ւփիուլըսլի մ. Խղճիւ, ճշդագոյնս, ամենայն զգուշութեամբ:

Scrupulousness ըսքրո՛ւփիուլըսնէս գ. Երկիւղածութիւն, զգուշութիւն:

Scrutable ըսքրո՛ւթէպըլ ած. Հետազօտելի, քննելի:

Scrutation ըսքրութէ՛յշըն գ. Հետազօտութիւն, քննութիւն, խոյզ, խնդիր:

Scrutator, Scrutineer ըսքրութէ՛յթըր, ըսքրութինի՛ր գ. Քննիչ, հետազօտ:

To Scrutinize, to Scrutiny ըսքրո՛ւթինայզ, ըսքրո՛ւթինի բ, ն. Հետազօտել, քննել, խուզել, որոնել:

Scrutinous ըսքրո՛ւթինըս ած. Հետաքննին, հետազօտ, զգուշաւոր:

Scrutiny ըսքրո՛ւթինի գ. Հետազօտութիւն, քննութիւն, խոյզ, խնդիր:

Scrutoire ըսքրութո՛ր գ. Գրասեղան:

To Scruze ըսքրո՛ւզ բ, ն. Ճնշել, մզել, վարել:

To Scud ըսքը՛տ բ, չ. Փախչել, խոյս տալ, խուսափել, հապճեպ անկանիլ:

To Scuddle ըսքը՛տտըլ բ, չ. Ճեպել, փութալ, աճապարել:

Scuffle ըսքը՛ֆֆըլ գ. Կագ, կռիւ, հակառակութիւն. ամբոխ, շփոթ, աղաղակ:

To Scuffle, բ, չ. Կագել, կռուիլ, հակառակել, վիճել:

To Sculk ըսքը՛լք բ, չ. Դողիլ, դարանիլ, թագչիլ, ծածկիլ:

Sculker ըսքը՛լքըր գ. Որ թագչի, որ կայ 'ի թագստեան:

Scull ըսքը՛լ գ. Սկաւառակ գլխոյ, գագաթն. նաւակ. թիավար, նաւակավար. երամ, խումն բազմութիւն:

Scullcap ըսքը՛լքէփ գ. Գլխարկ, գդակ, գլխադիր:

Sculler ըսքը՛լլըր գ. Նաւակ ինչ. նաւակավար:

Scullery ըսքը՛լլըրի գ. Լուացարան խոհակերցի:

Scullion ըսքը՛լիըն գ. Մաքրիչ պնակաց կամ անօթոց խոհակերցի, մանուկ՝ սպասաւոր խոհակերի:

To Sculp ըսքը՛լփ բ, ն. Քանդակել, դրոշմել, փորագրել:

Sculptile ըսքը՛լփթայլ ած. Քանդակագործ, դրօշեալ:

Scúlptor ըսքը՛լփթըր գ. Քանդակագործ, անդրիագործ. փորագրող։

Scúlpture ըսքը՛լփչիւր գ. Քանդակագործութիւն. անդրիագործութիւն, արձանագրութիւն. քանդակ, փորագրութիւն։

To Scúlpture, ե, ն. Քանդակել, դրօշել, փորագրել։

Scum ըսքը՛մ գ. Փրփուր. գիրտ, մրուր, կղկղանք, աղտեղութիւն. սնոտիք, խառնիճաղանճ։

To Scum, ե, ն. Բառնալ զփրփուրն կամ զգիրտն։

Scúmmer ըսքը՛մմըր գ. Տերեփ, պարզուա։

Scúpper holes ըսքը՛փփըր հօլս գ. Ծակք ջրանցից 'ի տախտակս նաւու։

Scurf ըսքը՛րֆ գ. Թեփ գլխոյ. գոնջութիւն, բոր. քոս կամ կեղև մորթոյ։

Scúrfiness ըսքը՛րֆինէս գ. Գոնջութիւն, բոր, քոս։

Scúrril ըսքը՛րրիլ ած. Ծիծաղական, ծաղու, խեղկատակութեան։

Scurrílity ըսքըրրի՛լիթի գ. Ծաղրաբանութիւն, կատակ, խեղկատակութիւն։

Scúrrilous ըսքը՛րրիլըս ած. Ծաղրական, ծիծաղական, անհեթեթ, անվայելուչ, խենէշ։

Scúrrilously ըսքը՛րրիլըսլի մ. Ծաղու, խեղկատակութեամբ, անհեթեթս։

Scúrrilousness ըսքը՛րրիլըսնէս գ. Խեղկատակութիւն, խենէշութիւն։

Scúrvily ըսքը՛րվիլի մ. Զարաչար, յանդգնաբար, ագեղ իմն։

Scúrvy ըսքը՛րվի գ. Գոնջութիւն, բոր։

Scúrvy, ած. Գոնջ, քոսոտ, բորոտ. գծուծ, գարշելի, անպիտան։

Scúrvygrass ըսքը՛րվիկրէս գ. Սեզ։

Scut ըսքը՛թ գ. Ձետ, ագի (նապաստակի կամ ճագարի)։

Scútcheon ըսքը՛չըն գ. Ասպար (բառ կրճատեալ), յաղթանակ։

Scutéllated ըսքիւթէ՛լլէթէտ ած. Ասպարաձև կամ վահանաձև։

Scúttle ըսքը՛թթըլ գ. Կողով, սակառի, որթ. վանդակ, վանդակաձև յօրինուած. արագ ընթացք, ճեպ։

To Scúttle, ե, չ. Արագ ընթանալ, ճեպել, աճապարել։

To Sdeign ըզտէ՛յն ե, ն. Գժուարիլ, ոչ հաճիլ, չառնուլ յանձն, գժգմիլ։

Sdéignful ըզտէ՛յնֆուլ ած. Ծանրացաւոր, արհամարհոտ, զզուագին։

Sea սի. գ. Ծով. ծովակ, լիճ. բազմութիւն, յաճախութիւն. տագնապ, ծփանք, խռովութիւն։

Séabar սի՛պար գ. Ծիծառն ծովային։

Séabeat սի՛պիթ ած. Ալեկոծ, ալէտանջ, ծփեալ յալեաց։

Séaboat սի՛պօթ գ. Նաւակ քաջ ընդդիմակաց ալեաց։

Séaborn սի՛պօրն ած. Ծովածին, ծնեալ 'ի ծովու։

Séaboy սի՛պօյ գ. Մանուկ, ծառայ նաւու։

Séabreach սի՛պրիչ գ. Յորդութիւն կամ հեղեղ ծովու։

Séabreeze սի՛պրիզ գ. Զովագին հողմն 'ի ծովէ։

Séacalf սի՛քաֆ գ. Փոկ, որթ ծովային։

Séacap սի՛քէփ գ. Գլխարկ 'ի ծովագնացութեան։

Séacarp սի՛քարփ գ. Ձուկն ինչ խայտաբղէտ։

Séachart սի՛չարթ գ. Աշխարհացոյց ծովու։

Séacoal սի՛քօլ գ. Ածուխ հանքային։

Séacoast սի՛քօսթ գ. Ծովեզր, ծովափն։

Séacompass սի՛քըմփէս գ. Կողմնացոյց նաւորդաց։

Séacow սի՛քաու գ. Կով ծովու (ձուկն ինչ ծովային)։

Séadog սի՛տօկ գ. Շնաձուկն։

Seafárer սիֆէ՛յրըր գ. Նաւորդ, նաւաստի, նաւավն։

Seafáring սիֆէ՛յրինկ գ. Նաւորդութիւն, նաւագնացութիւն։

Séafennel սի՛ֆէննէլ. Տես Samphire.

Séafight սի՛ֆայթ գ. Ծովամարտութիւն, նաւամարտութիւն, մարտ ծովային։

Séafowl սի՛ֆաուլ գ. Թռչուն ծովային։

Séagirt սի՛կըրթ ած. Ծովապատ, ջրապատ։

Séagreen սի՛կրին ած. Ծովագոյն, երկնագոյն, կապուտակ։

Séagreen, գ. Բոյս ինչ։

Séagull սի՛կըլ գ. Ճայ, որոր։

Séahedghog սի՛հէճհօկ գ. Եզինոս, կոզնի ծովային։

Séahog սի՛հօկ գ. Խոզ ծովային։

Séaholly սի՛հօլլի գ. Խոտ ինչ։

Séaholm սի՛հօլմ գ. Կղզեակ անբնակ։ Տ. և Seaholly.

Séahorse սի՛հօրս գ. Ծովաձի. ձուկն ինչ։

Seal սիլ գ. Փոկ, որթ ծովային։

Seal, գ. Կնիք, դրոշմ, տպաւորութիւն։

To Seal, ե, ն. Կնքել մատեանս. կընքել, հաստատել, վաւերացուցանել. պնդել. դրոշմել, տպաւորել։ — up, փակել, արգելուլ, խափանել։

To Seal, ե, չ. Կնքել, դնել կնիք 'ի վերայ։

Séaler սի՛լըր գ. Կնքիչ, դրոշմիչ։

Séalingwax սի՛լինկուէքս գ. Կնքամոմ։

Seam սիմ գ. Կարան, կցորդութիւն կամ ագոյց տախտակաց նաւու. սպի. չափ ինչ. ճարպ խոզի։

To Seam, ե, ն. Կարել, կցել, յօդել. սպիացուցանել, վիրաւորել։

Séamaid սի՛մէյտ գ. Համբաւրու, յուշկապարիկ։

Séaman «սի՛մըն» գ. Նաւաստի, նաւավար, նաւորդ, նաւագնաց, ծովագնաց. արու համբարու կամ յուշկապարիկ:

Séamark «սի՛մարք» գ. Նշան 'ի ծովու յառաջնորդութիւն նաւուց:

Seaméw «սիմի՛ու» գ. Թռչուն ինչ ծովային:

Séamless «սի՛մլէս» ած. Առանց կարանի:

Séamonster «սի՛մօնսթըր» գ. Հրէշ կամ այլանդակ գազան ծովային:

Séamrent «սի՛մրէնթ» գ. Քակուած, բաժանումն, լուծումն:

Séamstress «սէ՛մսթրէս» գ. Կին դերձակ:

Séamy «սի՛մի» ած. Որ ունի զկարան կամ կյօղուած:

Sean «սին» գ. Ուռկան, ցանց:

Séanymph «սի՛նիմֆ» գ. Յաւերժահարսն ծովու:

Séaonion «սի՛օնիըն» գ. Մկնսոխ:

Séaoose «սի՛ուզ» գ. Տիղմն ծովու կամ ծովեզերաց:

Séapiece «սի՛փիս» գ. Պատկեր կամ նկար ծովու:

Séapool «սի՛փուլ» գ. Ծովակ, եզերք:

Séaport «սի՛փօրթ» գ. Նաւահանգիստ ծովու:

Sear «սիր» ած. Չոր, ցամաք, աղազուն, խամրեալ, կիզեալ:

To Sear, բ, ն. Կիզուլ, այրել, խանձել, խարել, դրոշմել:

Searce «սէրս» գ. Մաղ նրբաթել:

To Searce, բ, ն. Մաղել:

Seárcer «սէ՛րսըր» գ. Որ մաղէ:

Search «սէրչ» գ. Խնդիր, հետազօտութիւն, փորձ, քննութիւն, հարցափորձ:

To Search, բ, ն. Խնդրել, որոնել, քննել, զննել, հետազօտել, դիտել, լրտեսել, փորձել: – out, գտանել յորոնելն:

To Search, բ, չ. Ի խնդիր լինել, խնդրել, հարցանել:

Séarcher «սէ՛րչըր» գ. Խնդրող, որոնող. քննիչ, հետազօտ, խուզարկու. լրտես, խնդրակ:

Séarcloth «սի՛րքլօթհ» գ. Սպեղանի տարածեալ 'ի վերայ կտաւոյ:

Séarisque «սի՛րիսք» գ. Վտանգ ծովու:

Séarocket «սի՛րօքէթ» գ. Բոյս ինչ:

Séaroom «սի՛րում» գ. Ընդարձակութիւն կամ խորք ծովու:

Séarover «սի՛րօվըր» գ. Հէն ծովու:

Séaserpent «սի՛սըրփէնթ» գ. Վիշապ ծովային:

Séaservice «սի՛սըրվիս» գ. Նաւամարտ, ծովամարտութիւն:

Séashark «սի՛շարք» գ. Ձուկն ինչ յափշտակող:

Séashell «սի՛շէլ» գ. Խեցի ծովային, խեցեմորթ:

Séashore «սի՛շօր» գ. Ծովեզր, ծովափն:

Séasick «սի՛սիք» ած. Ծովահար:

Seaside «սիսա՛յտ» գ. Ծովեզր, ծովափն:

Séason «սի՛զըն» գ. Եղանակ տարւոյ. ժամանակ, ժամ. դէպ ժամ, պարապ. համեմ, հանդերձանք:

To Séason, բ, ն. Համեմել, հանդերձել, կազմել, յօրինել. յաղել. խառնել, բաղադրել. բարեխառնել, չափաւորել. աղցրել, ներկել, ճնուլ. յարդարել, պատրաստել, հասունացուցանել:

To Séason, բ, չ. Հասունանալ, յարմարիլ, 'ի դէպ գալ, արամադրիլ:

Séasonable «սի՛զընէպլ» ած. Յարմար, պատշաճ, դէպ, դիպաւոր, վայելուչ:

Séasonableness «սի՛զընէպլնէս» գ. Յարմարութիւն, պատշաճութիւն, դիպողութիւն, դէպ ժամանակ:

Séasonably «սի՛զընէպլի» մ. Ի դէպ կամ 'ի հասեալ ժամու, պատշաճապէս:

Séasoner «սի՛զընըր» գ. Որ համեմէ կամ հանդերձէ, որ հասունացուցանէ:

Séasoning «սի՛զընինկ» գ. Համ, համեմ, համեմմունք, հանդերձանք:

Seasúrgeon «սիսը՛րճըն» գ. Վիրաբոյժ նաւու:

Seasurróunded «սիսըռռա՛ունտէտ» ած. Պատեալ 'ի ծովէ, ծովապատ:

Seat «սիթ» գ. Աթոռ, գահ, գահոյք, բազմոց, նստարան. կայան, տեղի, բնակութիւն, օթեւան, վայր. նիստ, դիրք:

To Seat, բ, ն. Նստուցանել, հանգուցանել, դնել. հաստատել, կայուցանել:

Seatérm «սիթը՛րմ» գ. Բառ նաւորդաց կամ նաւաստեաց:

Séaward «սի՛ուօրտ» մ. Ի ծովակողմն, 'ի ծով անդր:

Seawáter «սիուօ՛թըր» գ. Ջուր ծովու կամ աղի:

Sécant «սի՛քէնթ» գ. Հատանող (գիծ ըստ երկրաչափից):

To Secéde «սիսի՛տ» բ, չ. Ի բաց մեկնել, հեռանալ, անջատել:

Secéder «սիսի՛տըր» գ. Որ 'ի բաց մեկնի, հեռանայ կամ հրաժարի:

To Secérn «սիսը՛րն» բ, ն. Զատուցանել, զատանել, ընտրել, զտել:

Secéssion «սիսէ՛շըն» գ. Մեկնումն, անջատումն, որոշումն, հրաժարումն:

To Seclúde «սիքլիու՛տ» բ, ն. Ի բաց հանել, մեկնել, որոշել, հեռացուցանել:

Sécond «սէ՛քընտ» ած. Երկրորդ. ստորին, վայրագոյն: A – minute, մանրերկրորդ:

Sécond, գ. Հանդիստադիր կամ օգնական մենամարտութեան. ձեռնտու, պաշտպան, զօրավիգն:

To Sécond, բ, ն. Նպաստել, օգնել, ձեռնտու լինել. զհետ երթալ, հաճել, զիջանել, կատարել զկամս։

Sécond-hand սէ՛քընտ-հէնտ գ. Գնումն 'ի նախ ստացողէ։

Sécond-hand, ած. Երկրորդական, ստորին, երկրորդ աստիճանի։ At –, ապա, յերկրորդ կարգի, յայլմէ առեալ։

Sécond sight սէ՛քընտ սայթ գ. Սուր կամ նախահայեաց տեսութիւն։

Sécond sighted սէ՛քընտ սայթէտ ած. Քաջատես, նախահայեաց։

Sécondarily սէ՛քընտէրիլի մ. Երկրորդ, յերկրորդ կարգի, և ապա, ըստ իմիք։

Sécondariness սէ՛քընտէրինէս գ. Լինելն երկրորդական կամ հետևորդ, հետևորդութիւն։

Sécondary սէ՛քընտէրի ած. Երկրորդական, երկրորդ։

Sécondary, գ. Երկրորդ, փոխանակ, գործակալ։

Sécondly սէ՛քընտլի մ. Երկրորդ, ապա, դարձեալ։

Sécond-rate սէ՛քընտ-րէյթ գ. Երկրորդ կարգ կամ իշխանութիւն. երկրորդ կարգի կամ զօրութեան։

Sécrecy սի՛քրիսի գ. Գաղտնութիւն, գաղտնիք. առանձնութիւն, առանձին տեղի. հաւատարմութիւն, խորհրդապահութիւն։

Sécret սի՛քրէթ ած. Գաղտնի, ծածուկ, զանխուլ, թաքուն, ներքին, անտես. առանձին, մեկուսի, լռելեայն, լռիկ. հաւատարիմ, խորհրդապահ. անծօթալի, առականաց։

Sécret, գ. Գաղտնիք, խորհուրդ, գաղտնի ինչ. գաղտնութիւն, ծածկութիւն։ In –, գաղտ, 'ի ծածուկ, լռելեայն, զանխլաբար։

To Sécret, բ, ն. Ծածկել, թաքուցանել, ոչ յայտնել, պահել։

Sécretariship սէքրէթէրիշիփ գ. Քարտուղարութիւն, պաշտօն խորհրդականի կամ ատենադպրի։

Sécretary սէ՛քրէթէրի գ. Ատենադպիր, քարտուղար, թղթադիր, խորհրդական։

To Secréte սիքրի՛թ բ, ն. Որոշել, ընտրել, պահել. անջատել, բաժանել։

Secrétion սիքրի՛շըն գ. Կղկղանք, աւելորդք։

Secretítious սէքրէթի՛շըս ած. Կղկղանոց, աւելորդաց։

Sécretist սի՛քրէթիսթ գ. Գաղտնագործ։

Sécretly սի՛քրէթլի մ. Գաղտ, լռելեայն, 'ի ծածուկ, զանխլաբար, ծածկաբար։

Sécretness սի՛քրէթնէս գ. Գաղտնութիւն, ծածկութիւն. խորհրդապահութիւն։

Sécretory սի՛քրէթըրի ած. Կղկղանոց, զատուցիչ (հիւթոց մարմնոյ)։

Sect սէքթ գ. Աղանդ, հերձուած, կրօն։

Séctarism սէ՛քթէրիզմ գ. Հերձուած աղանդոց, երկպառակութիւն կրօնի։

Séctary սէ՛քթէրի գ. Աղանդաւոր. հետևող, աշակերտ։

Sectátor սէքթէ՛յթըր գ. Հետևող, աշակերտ, համախոհ։

Séction սէ՛քշըն գ. Հատումն, բաժանումն. հատուած. մասն (ճառի)։

Séctor սէ՛քթըր գ. Հատուածող (ըստ երկրաչափից)։

Sécular սէ՛քիուլըր ած. Աշխարհային, աշխարհական, արտաքին. որ ոչ է կրօնաւոր կամ աբեղայ. միոյ դարու կամ հարիւր ամաց։

Seculárity սէքիուլէ՛րիթի գ. Աշխարհականութիւն, սէր աշխարհի։

To Sécularize սէ՛քիուլըրայզ բ, ն. Աշխարհական առնել, փոխել յաշխարհական վիճակ կամ ստացուած։

Sécularly սէ՛քիուլըրլի մ. Աշխարհօրէն, ըստ արտաքնոց, ըստ օրինի աշխարհի։

Sécularness սէ՛քիուլըրնէս գ. Աշխարհասիրութիւն, սէր աշխարհի։

Sécundine սէ՛քընտայն գ. Աղս տղայոց։

Secúre սիքիու՛ր ած. Ապահով, աներկեան, աներկիւղ, անկասկած. վստահ. յանձնապաստան, անզգոյշ. ստոյգ, անշուշտ, աներկբայ. անվտանգ։

To Secúre, բ, ն. Ապահովել, աներկեան առնել. պահել, պահպանել, պաշտպանել, զերծուցանել, փրկել. երաշխաւոր լինել։

Secúrely սիքիու՛րլի մ. Ապահովս, յապահովի, անքոյթ, աներկեան, անշուշտ, աներկբայ. աներկիւղ, անվտանգ։

Secúrement սիքիու՛րմէնթ գ. Ապահովութիւն, աներկեանութիւն, պահպանութիւն, ազատութիւն։

Secúrity սիքիու՛րիթի գ. Ապահովութիւն, աներկեանութիւն. անհոգութիւն, համարձակութիւն, վստահութիւն. պաշտպանութիւն, պահպանութիւն. երաշխաւորութիւն. ստուգութիւն, հաւաստումն։

Sédan սիտէ՛ն գ. Պատգարակ ինչ։

Sedáte սիտէ՛յթ ած. Հանդարտ, խաղաղ, անխռով, անդորր, անվրդով։

Sedátely սիտէ՛յթլի մ. Հանդարտութեամբ, խաղաղութեամբ, անխռովս։

Sedáteness սիտէ՛յթնէս գ. Հանդարտութիւն, խաղաղութիւն, անխռովութիւն։

Sédentariness սէ՛տէնթէրինէս գ. Նստողական կեանք, թմրութիւն։

Sédentary սէ՛տէնթէրի ած. Նստողական (կեանք). թմրեալ, ընդարմացեալ, անշարժ։

Sedge սէճ գ. Կնիւն, պրտու:

Sédgy սէճի ած. Կնիւնալից, պրտուալից:

Sédiment սէտիմէնթ գ. Նիրտ, մրուր, աղտեղութիւն:

Sedítion սիտիշըն գ. Ապստամբութիւն, խռովութիւն, ապմուկ:

Sedítious սիտիշըս ած. Ապստամբեցուցիչ, խռովիչ, ապստամբ:

Sedítiously սիտիշըսլի մ. Ապստամբութեամբ, աղմկաւ, խռովութեամբ:

Sedítiousness սիտիշըսնէս գ. Ապստամբութիւն, խռովարարութիւն:

To Sedúce սիտիուս բ, ն. Մոլորեցուցանել, խոտորեցուցանել, հրապուրել:

Sedúcement սիտիուսմէնթ գ. Մոլորութիւն, հրապոյրք, պատրանք:

Sedúcer սիտիուսըր գ. Մոլորեցուցիչ, հրապուրող, պատրիչ, խաբեբայ:

Sedúcible սիտիուսիպլ ած. Մոլորական, դիւրախաբ:

Sedúction սիտըքշըն գ. Մոլորութիւն, հրապոյրք, պատրանք:

Sedúlity սիտիուլիթի գ. Փոյթ, խնամ, զգուշութիւն, մտադրութիւն, ջանք:

Sédulous սէտիուլըս ած. Փոյթ, մտադիր, փութաջան, ժրաջան, անձանձրոյթ:

Sédulously սէտիուլըսլի մ. Փութով, ջանիւ, փութաջան, մտադրութեամբ:

Sédulousness սէտիուլըսնէս գ. Փոյթ, ջան, աշխատասիրութիւն:

See սի գ. Աթոռ կամ թեմ եպիսկոպոսական:

See ! մջ. Տես, ահա:

To See, բ, ն, և չ. Տեսանել, ակնարկել, նշմարել. հայիլ, նայիլ, դիտել, զննել. գտանել, խմանալ, ճանաչել, 'ի միտ առնուլ:

Seed սիտ գ. Սերմն, սերմանիք. սերմն կենդանեաց. ակիզբն, ծագումն, պատճառ, արմատ. զաւակ, ծնունդ, սերունդ. ազգ, զարմ, ազգ:

To Seed, բ, չ. Սերմանանալ, գալ 'ի սերմն, բողբոջել, ընձիւղել. հասունանալ, հասանել:

Séedcake սիտքէյք գ. Բաքար ինչ:

Séedlip, Séedlop սիտլիփ, սիտլըփ գ. Աման սերմանց, սերմնարան:

Séedpearl սիտփըրլ գ. Մարգարտահատք:

Séedplot սիտփլոթ գ. Պարտէզ սերմանեաց, սերմնարան:

Séedtime սիտթայմ գ. Ժամանակ սերմանելոյ:

Séedling սիտլինկ գ. Բողբոջ, ընձիւղ:

Séedness սիտնէս գ. Ժամանակ սերմանելոյ:

Séedsman սիտզմըն գ. Սերմանահան. սերմնավաճառ:

Séedy սիտի ած. Սերմնալից:

Séeing սիինկ գ. Տեսութիւն, տեսանելիք:

Séeing, Séeing that, մ. Որովհետև, քանզի, փոխանակ զի:

Seek սիք մ. Ընդունայն, յումպէտս, վայրապար, յանօգուտ:

To Seek, բ, ն, և չ. Խնդրել, որոնել, խուզել, 'ի խնդիր լինել. ջանալ, նկրտիլ. զհետ սնդիլ, հետամուտ լինել. հնարել, նիւթել:

Seéker սիքըր գ. Խնդրող, խուզարկու, 'ի խնդիր:

Séeksorrow սիքսօրրօ գ. Տրտմասէր, որ վայրապար տանջէ զանձն:

To Seel սիլ բ, ն. Կարել զարտևանունս աչաց (որսական թռչնոց):

To Seel, բ, չ. Խոնարհիլ առ 'ի կողմն (նաւու):

Seély սիլի ած. Երջանիկ, բարեբաստիկ. յիմար, անմիտ, ախմար:

To Seem սիմ բ, չ. Երևիլ, թուիլ, կարծել, համարել. ունել զկերպարանս ճշմարտութեան: It -s, թուի, երևի. թուի թէ, զուցէ, թերևս:

Seémer սիմըր գ. Որ երևեցուցանէ կամ ցուցանէ, կերպարանեալ:

Seéming սիմինկ գ. Տեսիլ, երևոյթ, կերպարան. հաւանականութիւն. կարծիք, միտք, խորհուրդ:

Seémingly սիմինկլի մ. Կերպարանօք, 'ի վերին երեսս, առ արտաքս. որպէս երևի, հաւանաբար:

Seémingness սիմինկնէս գ. Հաւանականութիւն, հաճութիւն:

Séemliness սիմլինէս գ. Գեղ, գեղեցկութիւն, վայելչութիւն:

Seémly սիմլի ած. Գեղեցիկ, յարմար, վայելուչ, քաջադէպ:

Seémly, մ. Վայելչաբար, 'ի դէպ, 'ի ճահ, ըստ պատշաճի:

Seen սին ած. Տեսեալ. փորձ, հմուտ, ներկուս, բանիբուն:

Seer սիր գ. Տեսող, տեսանող. մարգարէ, գուշակ:

Seérwood, Séarwood սիրուուտ գ. Տաշեղ, խաշ:

Seésaw սիսօ գ. Ճօճանոց, յականեցն:

To Seésaw, բ, չ. Խաղալ յականեցն:

To Seeth սիթհ բ, ն. Եփել, եռացուցանել, խաշել:

To Seeth, բ, չ. Եռալ, պղպջակել, եփիլ:

Seéther սիթհըր գ. Ջեռուցիչ, սան, կաթսայ:

Ségment սէկմէնթ գ. Հատուած (ըստ երկրաչափից):

Ségnity սէկնիթի գ. Ծուլութիւն, հեղգութիւն, ալերդութիւն:

To Ségregate սէկրիկէյթ բ, ն. Տրոհել, որոշել, զատուցանել, մեկնել, անջատել:

Segregátion սէկրիկէյշըն գ. Որոշումն, անջատումն:

Seigneúrial սինիուրիէլ ած. Աշխարհական (կալուած):

Séignior սինեըր գ. Տէր:

Séigniory սինեըրի գ. Տէրութիւն, իշխանութիւն, երկիր տէրութեան, իրաւասութիւն:

Séignorage սինեըրիճ գ. Տէրութիւն, իշխանութիւն:

To Séignorise սինեըրայզ բ, ն. Տիրել, իշխել, հրամայել:

Seine սին գ. Ուռկան կամ ցանց ինչ:

Séiner սինըր գ. Ցանցորդ, ձկնորս ուռկանաւ:

To Seize սիզ բ, ն. Ըմբռնել, ունել. գրաւել, յափշտակել. պատանդել. առնել, ըզբռամբ առնել:

To Seize, բ, չ. Գրաւել, առնել:

Séizin սիզին գ. Գրաւումն, ստացումն. ստացուած, ինչք գրաւեալք:

Séizure սիժիուր գ. Պատանդումն ընչից. պատանդ. գրաւումն, առումն. ըմբռնումն, յափշտակութիւն:

Séldom սէլտըմ մ. Դուն ուրեք, դուն ուրեմն, հազիւ, հազիւ երբեք:

Séldomness սէլտըմնէս գ. Սակաւութիւն, նուազութիւն:

Séldshown սէլտշօն ած. Սակաւ անգամ կամ դուն ուրեք երեւեալ:

Seléct սիլէքթ ած. Ընտրեալ, ընտիր, ազնիւ, պատուական:

To Seléct, բ, ն. Ընտրել, որոշել, զատանել:

Seléction սիլէքշըն գ. Ընտրութիւն, ընտրանք, որոշումն:

Seléctness սիլէքթնէս գ. Ընտրականութիւն, ազնուութիւն:

Seléctor սիլէքթըր գ. Ընտրող, որոշող:

Selenográphic, Selenográphical սէլինօկրէֆիք, սէլինօկրէֆիքէլ ած. Լուսնագրական:

Selénography սէլինօկրէֆի գ. Լուսնագրութիւն:

Self սէլֆ (յոգն. selves) դեր. Ինքն, ինքն իսկ, նոյն ինքն, անձն, իսկութիւն, ինքնութիւն: — -born, — -begotten, ինքնածին: — -denial, ուրացութիւն անձին: — -evident, ինքնին քաջայայտ: — -existence, ինքնագոյութիւն: — -existent, ինքնագոյ: — -glorious, ինքնապարծ: — -homicide, անձնասպան. անձնասպանութ։ — -love, անձնասիրութիւն: — -motion, ինքնաշարժութ։ — -moving, ինքնաշարժ: — -murder, անձնասպանութիւն: — -praise, անձնագովութ։ — -sufficiency, յանձնապատասխանութիւն: — -sufficient, յանձնապատասխան, ինքնաբաւ:

Sélfheal սէլֆհիլ գ. Տունկ ինչ:

Sélfish սէլֆիշ ած. Անձնասէր:

Sélfishness սէլֆիշնէս գ. Անձնասիրութիւն, շահախնդրութիւն անձին:

Sélfishly սէլֆիշլի մ. Անձնասիրութբ, զանձին եւեթ խնդրելով:

Sélfsame սէլֆսէյմ ած. Նոյն իսկ, նոյն ինքն, նոյն:

Sell սէլ դեր. Տես Self.

Sell, գ. Թամբ, համետ:

To Sell, բ, ն. Վաճառել. մատնել վասն արծաթոյ:

To Sell, բ, չ. Վաճառել, պարապել 'ի վաճառականութիւն:

Séllander սէլլէնտըր գ. Ախտ ինչ սըմբակի ձիոց:

Séller սէլլըր գ. Վաճառող: [կապուտ:

Sélvage սէլվիճ գ. Եզր կամ սպառուած

Sémblable սէմպլէպլ ած. Նման, նոյնպիսի, նոյնօրինակ:

Sémblably սէմպլէպլի մ. Նմանապէս, նմանօրինակ, ըստ նմանութեան:

Sémblance սէմպլէնս գ. Նմանութիւն. պատկեր, կերպարան, տեսիլ:

Sémblant սէմպլէնթ ած. Նման, նմանօրինակ, որ ունի զկերպարանս:

Sémblant, գ. Նմանութիւն, պատկեր, տեսիլ, կերպարան:

Sémblative սէմպլէթիվ ած. Նման, յար և նման, քաջադէպ:

To Sémble սէմպըլ բ, չ. Նմանիլ, նմանող լինել:

Sémi սէմի ած, և մ. Կէս. կիսով չափ, կէս ինն: — -annular, կիսաբոլոր: — -brief, կիսասուղ (ըստ երաժշտաց): — -circle, — -circular, կիսաբոլորակ: — -colon, միջակէտ (այսպէս ;): — -diameter, կիսատրամագիծ: — -diaphanous, կիսափայլ: — -double, կիսակրկին (տօն առ լատինացիս): — -fluid, կիսահեղանիւթ: — -lunar, — -lunary, կիսալուսին, աղեղնաձև: — -metal, կիսամետաղ: — -opacous, կիսադիմահար: — -ordinate, կիսակարգ (ձև): — -pedal, կէս ոտնաչափ: — -pellucid, կիսափայլ: — -quaver, կրկին կոր նշան ('ի նըւագածութեան): — -spherical, կիսագունտ: — -tone, կիսոլորակ (ըստ երաժշտաց):

Séminal սէմինէլ ած. Սերմնական:

Seminálity սէմինէլիթի գ. Սերմնականութիւն, սերմն, սերմնական կամ աճեցական զօրութիւն:

Séminary սէմինէրի գ. Պարտէզ սերմնա-

նեայ. սերմնարան. համբարանոց. սկիզբն, պատճառ. դպրատուն, ուսումնարան. կղերանոց:

Seminátion «սէմինէյշըն» գ. Սերմանումն:

Seminífic, Seminífical «սէմինիֆիք, սէմինիֆիքըլ» ած. Սերմնաբեր, սերմնագործ, սերմնարար:

Seminificátion «սէմինիֆիքէյշըն» գ. Սերմնագործութի, արտադրութիւն սերման:

Sempitérnal «սէմփիթէրնըլ» ած. Յաւիտենական, մշտնջենաւոր, յաւէժ:

Sempitérnity «սէմփիթէրնիթի» գ. Յաւիտենականութիւն, մշտնջենաւորութիւն, յաւերժութիւն:

Sémpstress «սէմսթրէս» գ. Կին դերձակ:

Sénary «սէնէրի» ած. Վեցաւոր, վեցեակ:

Sénate «սէնէթ» գ. Ծերակոյտ, սինկղիտոս, ատեան կամ ժողով խորհրդականաց:

Sénatehouse «սէնէթհաուս» գ. Ատեան ծերակուտի կա՛մ խորհրդականաց, տուն խորհրդոյ:

Sénator «սէնէթըր» գ. Սինկղիտոս, խորհրդական, անդամ ծերակուտի:

Senatórial, Senatórian «սէնէթօրիըլ, սէնէթօրիըն» ած. Սինկղիտոսական, ծերակուտական:

To Send «սէնտ» բ. ն. Առաքել, յղել, արձակել. ընկենուլ, ձգել, արկանել:

To Send, բ. չ. Առաքել կամ յղել պատգամաւորս: — for, խնդրակս կամ հրեշտակ արձակել. կոչել, հրաւիրել:

Sénder «սէնտըր» գ. Առաքող:

Senéscence «սինէսէնս» գ. Ծերութիւն, հնութիւն:

Séneschal «սէնէշըլ» գ. Դեհկան, կուսակալ:

Séngreen «սէնկրին» գ. Գառնադմակ (բոյս [ինչ):

Sénile «սինայլ» ած. Ծերութեան, ծերական, ծերոյ:

Sénior «սինիըր» գ. Երիցագոյն, երէց, աւագ. ծեր, ծերունի:

Seniórity «սինիօրիթի» գ. Երիցութիւն, առաջնութիւն, աւագութիւն:

Sénna «սէննէ» գ. Աձալ (բոյս ինչ):

Se'nnight «սէննայթ» գ. Եօթնեակ կամ շաբաթ մի. ութեակ: This day —, յետ ութ աւուրց:

Senócular «սինօքիուլըր» ած. Վեցաչեայ (կենդանի):

Sensátion «սէնսէյշըն» գ. Զգացումն, զգացողութիւն:

Sense «սէնս» գ. Զգայարան, զգայութի. զգացումն. ըմբռնումն, իմացումն, ճանաչումն. միտք, իմաստութիւն, զգօնութի, բան, հանճար. իմաստ, նշանակութիւն. կարծիք, դատումն. ախորժակ, կիրք:

Sénsed «սէնսէտ» ած. Զգացեալ, զգայութեամբ իմացեալ:

Sénseful «սէնսֆուլ» ած. Զգօն, իմաստուն, մտացի, հանճարեղ:

Sénseless «սէնսլէս» ած. Անզգայ, անկենդան, անբան. անկարեկից, անցաւ. անմիտ, անիմաստ, անհանճար, յիմար. անբանաւոր, անխրատ, դժպատեհ, անտեղի. անդէպ, անտեղեակ:

Sénselessly «սէնսլէսլի» մ. Անզգայաբար, անհանճարաբար, անմտաբար:

Sénselessness «սէնսլէսնէս» գ. Անզգայութիւն, անհանճարութիւն, անմտութիւն, ապշութիւն մտաց. անտեղութիւն:

Sensibílity «սէնսիպիլիթի» գ. Զգայութի. զգացողութիւն:

Sénsible «սէնսիպըլ» ած. Զգայուն. դիւրազգաց. զգալի, որ անկանի ընդ զգայութեամբք. ըմբռնելի. որոտաուոչ, դիւրազգած, գիրգ. իմաստուն, հանճարեղ, խոհական (ըստ ոմանց):

Sénsibleness «սէնսիպըլնէս» գ. Զգալութիւն. զգայութիւն, զգացումն, ըմբռնումն, գորով. հանճար, խոհականութի:

Sénsibly «սէնսիպլի» մ. Զգալով իսկ. առաջս, ակներև. հանճարով, խոհականութեամբ (ըստ ոմանց):

Sénsitive «սէնսիթիվ» ած. Զգայուն, զգայական, զգացող, զգացողական: — plant, ամփոփուկ կամ պատկառուկ խոտ:

Sénsitively «սէնսիթիվլի» մ. Զգալով ինն:

Sensórium, Sénsory «սէնսօրիըմ, սէնսըրի» գ. Զգայարան, զգայութիւն, զգացումն:

Sénsual «սէնշիուըլ» ած. Զգայական. մարմնական, մարմնաւոր. հեշտասէր, ցանկասէր:

Sénsualist «սէնշիուըլիսթ» գ. Մարմնապաշտ, մարմնասէր, ցանկասէր:

Sensuálity «սէնշիուէլիթի» գ. Զգայականութիւն, ցանկութիւն, հեշտասիրութի:

To Sénsualize «սէնշիուըլայզ» բ. ն. Ընկղմել 'ի զգայութիւն կամ 'ի հեշտութիւնս, անզգայացուցանել, անբան գործել:

Sénsually «սէնշիուըլլի» մ. Ըստ զգայութեանց, հեշտասիրաբար:

Sent «սէնթ». Անցեալ ընդունելութիւն to Send բայի:

Séntence «սէնթէնս» գ. Վճիռ, դատակնիք. առած, գեղեցիկ իմաստ. իմաստ կամ պարբերութիւն բանի:

To Séntence, բ. ն. Վճռել, վճիռ հատանել. դատակնքել, դատապարտել:

Sententiósity «սէնթէնշիօսիթի» գ. Լինելն իմաստալից:

Senténtious «սէնթէնշըս» ած. Իմաստալից, վճռական, հանճարեղ, իմաստուն:

Senténtiously սէնթէնշըսլի մ. Իմաստնաբար, վճռաբար, գեղեցիկ իմն հանճարով:

Senténtiousness սէնթէնշըսնէս գ. Հանճարեղութիւն, հանճար, իմաստ գեղեցիկ:

Séntery սէնթըրի գ. Տես Sentry.

Séntient սէնշիէնթ ած. Զգայուն, զգայական, ճանաչող: [ցող:

Séntient, գ. Զգացող, ճանաչող, իմա_

Séntiment սէնթիմէնթ գ. Զգայութիւն, զգայումն, զգայողութիւն. բերումն, շարժումն, ազդումն, կիրք. միտք, խորհուրդ, կարծիք, դատումն. գեղեցիկ իմաստ:

Séntinel սէնթինէլ գ. Պահանորդ, գիշերապահ:

Séntry սէնթրի գ. Պահանորդ, գիշերապահ, պահապան. պահանորդութիւն, պահակութիւն, պահպանութիւն:

Separabílity սէփէրէպիլիթի գ. Բաժանելութիւն, բաժանականութիւն:

Séparable սէփէրէպլ ած. Բաժանելի, բաժանական, զատական, անջատելի:

Séparableness սէփէրէպլնէս գ. Լինելն բաժանելի կամ անջատելի, բաժանումն:

Séparate սէփէրէյթ ած. Բաժանեալ, անջատեալ, զատեալ, ուրոյն, մեկուսի, առանձին:

To Séparate, բ, ն. Բաժանել, անջատել, զատանել, որոշել, մեկնել:

To Séparate, բ, չ. Բաժանիլ, անջատիլ, մեկնիլ:

Séparately սէփէրէթլի մ. Բաժանմամբ, ուրոյն, մեկուսի, առանձինն, որիշ:

Séparateness սէփէրէթնէս գ. Բաժանումն, որոշումն, առանձնութիւն:

Separátion սէփէրէյշըն գ. Բաժանումն, անջատումն, որոշումն. լուծումն, քակտումն, արձակումն:

Séparatist սէփէրէթիսթ գ. Պառակտիչ, հերձուածող, բաժանող:

Separátor սէփէրէյթըր գ. Բաժանող, անջատող, որոշիչ:

Séparatory սէփէրէթըրի ած. Բաժանական, անջրպետիչ, անջատական:

Sépilible սէփիլիպլ ած. Թաղելի:

Sépiment սէփիմէնթ գ. Ցանկ, ցանկապատ:

Seposítion սէփօզիշըն գ. Որոշումն, մեկնումն, անջատումն:

Sept սէփթ գ. Ազգ, տոհմ, ցեղ, ազգատոհմ, տուն:

Septángular սէփթէնկիուլըր ած. Եօթնանկիւնի, եօթնանկիւն:

Septémber սէփթէմպըր գ. Սեպտեմբեր:

Séptenary սէփթէնէրի ած. Եօթնեակ, եօթն: [թիւ:

Séptenary, գ. Եօթնեակ կամ եօթն

Septénnial սէփթէննիէլ ած. Եօթնամեայ:

Septéntrion սէփթէնթրիըն գ. Հիւսիս, հիւսիսակողմն:

Septéntrion, Septéntrional սէփթէնթրիըն, սէփթէնթրիընէլ ած. Հիւսիսային:

Septentrionálity սէփթէնթրիընէլիթի գ. Լինելն հիւսիսային:

Septéntrionally սէփթէնթրիընէլլի մ. Ի հիւսիս, 'ի կողմն հիւսիսոյ:

To Septéntrionate սէփթէնթրիօնէյթ բ, չ. Ձգիլ կամ բերիլ 'ի կողմն հիւսիսոյ:

Séptical սէփթիքէլ ած. Եօթնակողմեան:

Septiláteral սէփթիլէթէրէլ ած. Եօթնակողմեան:

Septuágenary սէփթիուէճինէրի ած. Եօթանասնեկի, եօթանասնամեայ:

Septuagésimal սէփթիուէճէսիմէլ ած. Եօթանասուն, եօթանասնեկի:

Séptuagint սէփթիուէճինթ գ. Թարգմանութիւն Սուրբ գրոց ըստ եօթանասնից:

Séptuple սէփթիուփլ ած. Եօթնպատիկ:

Sepúlchral սիփըլքրէլ ած. Գերեզմանական, դամբանական: [րիմ:

Sépulchre սէփըլքըր գ. Գերեզման, շի-

To Sépulchre, բ, ն. Թաղել:

Sépulture սէփըլչիուր գ. Գերեզման, թաղումն:

Sequácious սիքուէյշըս ած. Հետեւող, մը-տադիր. դիւրանուաց, հլու:

Sequácity սիքուէսիթի գ. Զիջումն, հլուն:

Séquel սիքուէլ գ. Հետեւանք, հետեւումն, դիպուած. կարգ, շարունակութիւն, յարմարութիւն:

Séquence սիքուէնս գ. Կարգ, շարունակութիւն, յաջորդութիւն:

Séquent սիքուէնթ ած. Հետեւող, հետեւորդ, հետագայ:

Séquent, գ. Հետեւող:

To Sequéster սիքուէսթըր բ, ն. Մեկնել, անջատել, հեռացուցանել. արգելուլ, խափանել. պատանդել:

Sequéstrable սիքուէսթրէպլ ած. Զոր մարթ է արգելուլ կամ պատանդել, անջատելի:

To Sequéstrate սիքուէսթրէյթ բ, ն. Հեռացուցանել, մեկնել, անջատել:

Sequestrátion սէքուէսթրէյշըն գ. Հեռացումն, անջատումն, բաժանումն. պատանդումն:

Sequestrátor սէքուէսթրէյթըր գ. Պատանդիչ, պատանդող:

Seráglio սիրէլիօ գ. Արքունիք թագաւորին տաճկաց, ապարանք. կանանոց տաճկաց. կանանի (արքունեաց տաճկաց):

Séraph սէրէֆ գ. Սրովբէ:

Seráphic, Seráphical սիրէֆիք, սիրէֆի-

ֆէլ ած. Սրովբէական, սրովբէանման, հրեշտակային, սրբամաքուր:

Séraphim սէրէֆիմ գ. Սրովբէք:

Sere սիր ած. Ցամաք, Թարշամեալ, գօսացեալ, աղազուն:

Serenáde սէրինէյտ գ. Ցայգանուագ, գիշերային երգ, երաժշտութիւն:

To Serenáde, բ, ն. Զուարճացուցանել գիշերային երգով:

Seréne սիրին ած. Պարզ, յստակ, պայծառ. խաղաղ, անդորր, զուարթ, պարզերես: [երկնի:

Seréne, գ. Պարզութիւն, պարզ, պարզ

To Seréne, բ, ն. Պարզել, խաղաղել. պայծառացուցանել:

Serénely սիրինլի մ. Պարզութբ, հանդարտ, անխռով. զուարթերես:

Seréneness սիրիննէս գ. Պարզութիւն, հանդարտութիւն, անխռովութիւն:

Serénitude սիրէնիթիուտ գ. Պարզութի, անխռովութիւն, հանգիստ:

Serénity սիրէնիթի գ. Պարզութի, պայծառութիւն, յստակութիւն. հանդարտութիւն, խաղաղութիւն. զուարթութի:

Serge սէրճ գ. Նուրբ ինչ կերպաս:

Sérgeant սարճէնթ գ. Վարոցաւոր, նուիրակ ատենի, կալանաւորակալ յիանապետ. օրէնսգէտ, փաստաբան:

Sérgeantry սարճէնթրի գ. Պաշտօնատարութիւն կամ իշխանութիւն ինչ:

Sérgeantship սարճէնթշիփ գ. Պաշտօն նուիրակի կամ փաստաբանի:

Séries սիրիզ գ. Կարգ, շարք. յաջորդութիւն, շարունակութիւն:

Sérious սիրիըս ած. Անկատակ, ծանր, լուրջ, խոհական. երևելի, կարևոր, մեծ, ստոյգ, հաստատուն:

Sériously սիրիըսլի մ. Լրջմտաբար, ըստուգիւ, սրտի մտօք, զգուշութեամբ:

Sériousness սիրիըսնէս գ. Լրջութիւն, ծանրութիւն, զգուշութիւն:

Sermocinátion սէրմօսինէյշըն գ. Ճառ, բանախօսութիւն:

Sermocinátor սէրմօսինէյթըր գ. Բանախօս, ատենախօս, քարոզատու:

Sérmon սէրմըն գ. Ճառ, քարոզ, բան հոգևոր:

To Sérmon, բ, ն. Քարոզել. ուսուցանել, վարդապետել:

Sérmountain սէրմաունթէն գ. Խոտ ինչ բժշկական և սերմն նորա (անգ. գարնըր էսըրփ). Թուփ ինչ: [ճուկ:

Serósity սիրօսիթի գ. Շիճկութիւն, շի-

Sérous սիրըս ած. Շիճկային, շիճկալից:

Sérpent սէրփէնթ գ. Օձ, վիշապ: — 's tongue, օձալեզու (խոտ):

Sérpentine սէրփէնթայն ած. Օձային, օձաձև, օձանման. օձապտոյտ, շրջապտոյտ:

Sérpentine, գ. Տաւաշարիւն, նուիկ (խոտ, անգ. էտըրս էտունգ): — stone, օձաքար, օձակուճ:

Serpíginous սէրփիճինըս ած. Որքինոտ:

Serpígo սէրփայկօ գ. Որքին: [կծկել:

To Serr սէր բ, ն. Սեղմել, ամփոփել,

Sérrate, Sérrated սէրրէյթ, սէրրէթէտ ած. Սղոցաձև, ատամնաձև:

Serrátion, Sérrature սէրրէշըն, սէրրէչիուր գ. Սղոցաձևութիւն, ատամնաձև քանդակ:

To Sérry սէրրի բ, ն. Սեղմել, ամփոփել, ճնշել:

Sérvant սէրվէնթ գ. Ծառայ, սպասաւոր. աղախին, նաժիշտ. հպատակ, հնազանդեալ:

To Sérvant, բ, ն. Հպատակել, հնազանդեցուցանել, 'ի ներքոյ արկանել:

To Serve սէրվ բ, ն. Ծառայել, պաշտել, սպասաւորել. պատրաստել զսեղան, պաշտել 'ի սեղանի. հոգալ, խնամել, տնտեսել. ձեռն տալ, օգնել. բաւել, բաւական լինել, ունել զտեղի: — himself of, վարել, 'ի կիր արկանել: — a warrant, ձգել 'ի դատաստան: — an office, լնուլ զպարտս պաշտաման, կատարել զպաշտօնն:

To Serve, բ, չ. Ծառայել, ծառայ լինել. հպատակիլ, հնազանդիլ. կալ 'ի սպասու կամ 'ի ծառայութեան, զինուորիլ. ձեռնտու լինել. ունել զտեղի. դէպ լինել, դիպիլ, յաջողիլ. վարիլ. օգտել, արբանեկել. պաշտել, սպաս հարկանել:

Sérvice սէրվիս գ. Ծառայութիւն, սպասաւորութիւն. սպասահարկութիւն, պաշտօն. գործ. հարկ ծառայութեան, հպատակութիւն. պատիւ, մեծարանք, յարգութիւն. զինուորութիւն, մրցանք, շահատակութիւն. գործածութիւն, պէտք. նպաստ, երախտիք, շնորհք. պաշտօն աստուածային, ժամերգութիւն. սպաս, կերակուր, ճաշ, սեղան. սին (ծառն և պտուղ նորա):

Sérviceable սէրվիսէպըլ ած. Յօժարամիտ 'ի ծառայութիւն, մտադիւր, փութաջան. պիտանի, կարևոր, նպաստաւոր. կամակատար:

Sérviceableness սէրվիսէպլնէս գ. Յօժարութիւն, կամակարութիւն, փոյթ, մտադիւրութիւն. օգուտ, պիտանութիւն, նպաստաւորութիւն:

Sérvile սէրվիլ ած. Ծառայական, նուաստ, անարգ, անարժան:

Sérvilely սէրվիլլի մ. Ծառայաբար, նուաստութեամբ, անարգաբար:

Sérvileness, Sérvility «սէրվիլնէս», «սէրվիլիթի» գ. Ծառայութիւն, գերութիւն. նուաստութիւն, անարգութիւն, հնազանդութիւն առ երկիւղի. ստրկութիւն:

Sérving-man «սէրվին-մէն» գ. Ծառայ, ըսպասաւոր, անարգ ծառայ:

Sérvitor «սէրվիթըր» գ. Ծառայ, սպասաւոր, պաշտօնեայ, արբանեակ:

Sérvitude «սէրվիթիուտ» գ. Ծառայութի, գերութիւն, ստրկութիւն. ծառայք, սպասաւորք:

Sérum «սիրըմ» գ. Շիճուկ:

Sesquiálter, Sesquiálteral «սէսքուիէլթըր», «սէսքուիէլթըրըլ» ած. Մի և կէս, նոյնչափ և կէս:

Sésquipedal, Sesquipedálian «սէսքուիփիտըլ», «սէսքուիփիտէլիըն» ած. Ոտնաչափ և կէս:

Sésquiplicate «սէսքուիփլիքէթ» ած. Մի և կէս (համեմատութիւն):

Sesquitértian «սէսքուիթէրշըն» ած. Նոյնչափ և երիր մասն:

Sess «սէս» գ. Հարկ, տուրք:

Séssion «սէշըն» գ. Նստիլն, բազմիլն. նիստ, ժողով, ժողով. ատեան դատաւորաց:

Sésterce «սէսթէրս» գ. Փոխանակ իւր գրամոց առ Նախնի Հռոմայեցիս:

Set «սէթ» ած. Կանոնեալ, սահմանեալ, կարգեալ, հաստատուն, ըստ օրինի, հանդիսաւոր, կանոնաւոր. արուեստակեալ, վայելչայօրէն, գեղեցկաչէն. Ճակատեալ (պատերազմ): On – purpose, կամաւ, դիտմամբ, խորհրդեամբ:

Set, գ. Կարգ, դաս, շարք, դասաւորութիւն, գիրք. տեսակ, եղանակ, տարազ. սար, յօրինուած, կազմութի, կազմածք, հանդերձանք. մուտք (արևու). դրաւ 'ի խաղու. խաղ. գունդ, խումբ, ախումբ:

To Set, բ, ն. Դնել, զետեղել, կացուցանել, բազմեցուցանել. հաստատել, կարգել, սահմանել. յօրինել, կազմել, յարդարել, զարդարել. անկել, ածրմանել, ցանել. սփռել, ձգել, տարածել. հաստատել, ամրացուցանել. յարգել, մեծարել, ունել առ պատուականս. յեռուլ, ագուցանել, ընդելուզել. հատանել գին. սրել, յեսանել: – about, մերձեցուցանել, մատուցանել, տալ: – against, ընդդէմ դնել կամ կացուցանել, հակառակել. բաղդատել, համեմատել: – apart, Թողուլ 'ի բաց առժամանակ մի, զանց առնել: – aside, Թողուլ 'ի բաց, զանց առնել. մերժել, լքանել. ջնջել, բառնալ, խափանել: – by, յարգել, մեծարել, ունել 'ի համարի, մեծ ինչ դրել. Թողուլ առ ժամն: – down, անցուցանել 'ի գիր, արձանագրել. պատմել, բացատրել, յայտ առնել. դնել կամ հաստատել 'ի մտի. կարգել, հաստատել, սահմանել: – forth, հանել արտաքս, հրատարակել, 'ի լոյս ընծայել. քարոզել, հռչակել. ժողովել, հանել. բացատրել, յայտնել, ցուցանել. առաջի առնել, յանդիման կացուցանել, երևեցուցանել. կարգել, զետեղել: – forward, յառաջադէմ ընծայել, զարգացուցանել, զօրացուցանել: – in, դնել, կարգել, զետեղել, յարմարել: – off, շքեղ ընծայել, յայտնի առնել. պճնել, զարդարել, պայծառացուցանել: – on, upon, շարժել, գրգռել, դրդել, մղել, սադրել, զարթուցանել, քաջալերել. յառնել, դիմել կամ յարձակիլ 'ի վերայ. հաստատել զմիտս: – out, Թողուլ, տալ, յանձնել, ընծայել. հրատարակել, 'ի լոյս ընծայել, յայտնել, հռչակել. սահմանել, կարգել. պճնել, զարդարել, գեղեցկացուցանել. յարուցանել, զինել, կազմել. ցուցանել, յանդիման առնել: – up, կանգնել, հաստատել, նորոգել. շինել, կառուցանել, ուղղել, կազմել. ամբառնալ, բարձրացուցանել. բառնալ, յարուցանել. հաստատել, սահմանել. երևեցուցանել, ընծայեցուցանել. զարգացուցանել, յառաջադէմ առնել: – the teeth on edge, առնուլ զատամունս: – on fire, հրձիգ առնել, այրել, հրկիզել: – free, ազատ առնել կամ կացուցանել, ազատել: – to sale, հանել 'ի վաճառ: – sail, պարզել կամ վերացուցանել զառագաստ: – at nought, առ ոչինչ դրել, անգոսնել, արհամարհել:

To Set, բ, չ. Մտանել (արեւու). մնդիլ, հաստատիլ, ամրանալ. վազել կամ կալ (աչաց). յեղանակել. Թանձրանալ, խտանալ, մածնուլ. ելանել 'ի ճանապարհ, չուել, գնալ, մեկնիլ, շարժիլ, անցանել, մխիլ, մտանել. որսալ զԹռչունս 'ի ձեռն շանց. ցանել, սերմանել, ցրուել. ձեռն 'ի գործ արկանել, սկսանել: – about, պարապիլ, տալ զանձն, դալ զ: – in, հաստատել, լինել, սկսանել: – on, upon, ելանել 'ի ճանապարհ, յառնել, խաղալ. սկսանել, ձեռն արկանել. դիմել, յարձակիլ 'ի վերայ: – out, յառնել, ելանել, գնալ. սկսանել, միջամտուխ լինել: – to, պարապիլ, մատչել 'ի գործ, ձեռն արկանել: – up, յառնել. 'ի վաճառս պարապիլ. ուսուցանել:

Setáceous «սիթէշըս» ած. Ստեւալից, Թաւասուտ, մազեղէն:

Séton «սիթըն» գ. Խարան:

Settée «սէթթի» գ. Բազմոց, բազմական:

Sétter «սէթթըր» գ. Որ դնէ կամ արկանէ. լրտես, հետապօտ. շուն որսորդ: – wort, խոտ ինչ:

Sétting-dog սէ՛թթինկ-տօկ գ. Շուն որսորդ:

Séttle սէ՛թթըլ գ. Բազմոց, բազմարան, նստարան:

To Séttle, բ, ն. Հաստատել, կացուցանել, կարգել. ուղղել, յօրինել, դնել 'ի կարգի. հանդարտել, խաղաղացուցանել. սահմանել, վճռել. ճշմարտել, ստուգել, հաստատել. պնդացուցանել, խտացուցանել, ամրացուցանել. իջուցանել, զնստուցանել, զտել. ամփոփել կամ առ ինքն ժողովել զմիտս:

To Séttle, բ, չ. Նստիլ, զնստանիլ, պարզիլ. կալ, դադարիլ, զետեղիլ, ունել առն կամ բնակութիւն, բնակել. պնդիլ, հաստատիլ, սերտիլ, ամփոփիլ. հանդարտիլ, խաղաղանալ, հանգչել. հասոյթ կամ հուռ կարգել:

Séttledness սէ՛թթըլտնէս գ. Հաստատութիւն, պնդութիւն, ամրութիւն:

Séttlement սէ՛թթըլմէնթ գ. Հաստատումն, պնդութիւն, ամրութիւն. դաշն, դաշնադրութիւն. եկամուտ, հասոյթ, հուռ, թոշակ. գիրտ, մրուր. գաղթական, երկիր գաղթականաց:

Sétwal սէ՛թուօլ գ. Աղբաղբուկ (խոտ):

Séven սէ՛վըն ած. Եօթն:

Sévenfold սէ՛վընֆօլտ ած. Եօթնպատիկ:

Sévenfold, մ. Եօթնպատիկ, եօթնիցս:

Sévennight սէ՛ննայթ. Տ. Se'nnight.

Sévenscore սէ՛վընսքօր ած. Եօթնիցս քսան, հարիւր և քառասուն:

Séventeen սէ՛վընթին ած. Եօթնևտասն:

Séventeenth սէ՛վընթինթհ ած. Եօթնևտասներորդ, եօթներորդ տասներորդ:

Séventh սէ՛վընթհ ած. Եօթներորդ. եօթներորդ (մասն):

Séventhly սէ՛վընթհլի մ. Եօթներորդ:

Séventieth սէ՛վընթիէթհ ած. Եօթանասներորդ:

Séventy սէ՛վընթի ած. Եօթանասուն:

To Séver սէ՛վըր բ, ն. Քեցել, հատանել, անջատել, բաժանել, զատուցանել, որոշել, արոհել. պառակտել, հերձանել. լուծանել, քակտել:

To Séver, բ, չ. Զատանիլ, որոշիլ, մեկնիլ, բաժանիլ:

Séveral սէ՛վըրէլ ած. Պէսպէս, այլևայլ, զանազան. բազում, ոչ սակաւ. իւրաքանչիւր, առանձին, որոշ, մասնաւոր, յատուկ, սեպհական:

Séveral, գ. Բաժանումն, անջատումն, մասն, հատուած. իւրաքանչիւր, անհատ, ոք, ոմն, ամենայն, բազում. առանձին տեղի, փակարան:

Séverally սէ՛վըրէլլի մ. Ուրոյն, մեկուսի, առանձինն, անջատաբար, մի ըստ միոջէ, զկնի միմեանց:

Séveralty սէ՛վըրէլթի գ. Առանձնութի, առանձնականութիւն, բաժանումն:

Séverance սէ՛վըրէնս գ. Բաժանումն, աւաջք:

Sevére սիվի՛ր ած. Խիստ, սաստիկ, դառն, անաչառ, դժնդակ. անագորոյն, անողորմելի. ծանր, անժպիտ, համեստ, պարկեշտ. ճիշդ, զգուշաւոր. խստակրօն, խստամբեր. դառնաշունչ. ամփոփ, հակիրճ, համառօտ, անձուկ:

Sevérely սիվի՛րլի մ. Խստիւ, անաչառ. սաստիկ, չարաչար. յանհնարինս. ճշդիւ:

Sevérity սիվէ՛րիթի գ. Խստութիւն, անաչառութիւն, դժնդակութիւն. ճշդութիւն. խստամբերութիւն:

Sevocátion սիվօքէ՛շըն գ. Կոչումն մեկուսի կամ առանձինն:

To Sew սու բ, ն. Տես to Sue.

To Sew, բ, չ. Կարել ասղամբ:

To Sew, բ, ն. Կարել ասղամբ: – up, արկանել 'ի քսակ. ցամաքեցուցանել:

Séwer սի՛ուըր, սօ՛ըր, շո՛ր գ. Սեղանապետ, տաճարապետ. անցք ջրոյ. կարող, դերձակ:

Sex սէքս գ. Սեռ, բնութիւն արուի կամ իգի, արուութիւն, իգութիւն. իգական սեռ, կանայք: [մեայ:

Séxagenary սէքսէճէնէրի ած. Վաթսնա-

Sexagésima սէքսէճէ՛սիմէ գ. Վաթսներորդ կիւրակէ (երկրորդ կիւրակէ զկնի առաջաւորաց բարեկենդանին):

Sexagésimal սէքսէճէ՛սիմէլ ած. Վաթսուներորդ:

Sexángled, Sexángular սէքսէ՛նկըլտ, սէքսէ՛նկիուլէր ած. Վեցանկիւն, վեցանկիւնի:

Sexángularly սէքսէ՛նկիուլէրլի մ. Վեցանկիւնաբար:

Sexénnial սէքսէ՛ննիէլ ած. Վեցամեայ:

Séxtain սէ՛քսթին գ. Վեցտողեան ոտանաւոր:

Séxtant սէ՛քսթէնթ գ. Վեցերորդ մասն շրջապատի բոլորակին:

Séxtary սէ՛քսթէրի գ. Քսեստ, ճաշակ (է չափ ինչ):

Séxtary, Séxtry սէ՛քսթէրի, սէ՛քսթրի գ. Աւանդատուն եկեղեցւոյ:

Séxtile սէ՛քսթիլ ած. Վաթսուն աստիճանի տարակայութե աստեղաց 'ի միմեանց:

Séxton սէ՛քսթըն գ. Վերակացու աւանդատան, եկեղեցպան:

Séxtonship սէ՛քսթընշիփ գ. Վերակացութիւն աւանդատան, եկեղեցպանութիւն:

Sextúple սէքսթիու՛փըլ ած. Վեցպատիկ:

To Shab շէպ բ, չ. Խորամանկել, նենգել (ըստ ռամկաց):

Shábbily շէ՛պպիլի մ. Գծծաբար, վատթարագոյնս, անարգաբար:

Shábbiness շէ՛պպինէս գ. Գծծութիւն, անպիտանութիւն, անարգութիւն:

Shábby շէ՛պպի ած. Գծուծ, անարգ, անպիտան:

To Sháckle շէ՛քըլ բ, ն. Արկանել 'ի շղթայս կամ 'ի կոճեղս, կապել, կաշկանդել, դնել ոտնակապս:

Sháckles շէ՛քըլզ գ. Շղթայք, կապանք, կոճեղ, ոտնակապք:

Shad շէտ գ. Ձուկն ինչ:

Shade շէյտ գ. Ստուեր. մութ, խաւար, նսեմութիւն. հովանի արեգական, ամպ հովանաւոր. անտառ հովանաւոր. հովանի, հովանոց. պաշտպանութիւն. ստուեր կամ ստուերարկութիւն 'ի նկարս. աստիճան գունոց. ուրուականք, ստուերք կամ ոգիք մեռելոց:

To Shade, բ, ն. Ստուեր արկանել. հովանի առնել. ծածկել, ստուերացուցանել. պաշտպանել, հովանի լինել. ցուցանել զպէսպէս աստիճանս գունոց. ստուեր արկանել 'ի նկարս:

Shádiness շէ՛յտինէս գ. Հովանաւորութիւն, ստուերարկութիւն:

Shádow շէ՛տօ գ. Ստուեր. մութ, մըթութիւն. խաւար, աղջամուղջ. հովանի. խաւարչտին տեղի. ստուեր կամ ստուերարկութիւն 'ի նկարս. առ աչօք տեսիլ, ուրուական, ոգի. ցոյց, նշան, երևոյթ. ընկեր. օրինակ, տիպ, նմանութիւն. պաշտպանութիւն, նպաստ: – grass, խոտ ինչ:

To Shádow, բ, ն. Ստուեր արկանել, հովանի առնել. նսեմացուցանել, աղօտացուցանել. հովանի լինել, զովացուցանել. ծածկել, թագուցանել. հովանի լինել, պաշտպանել. ցուցանել զպէս և պէս աստիճանս գունոց կամ լուսոյ, ստուեր արկանել 'ի նկարս. ընդ աղօտ յանդիման առնել կամ ցուցանել. օրինակել, տպաւորել. աղօտ նկարել, նկարագրել, ստուերագրել:

Shádovy շէ՛տօի ած. Հովանաւոր. աղօտ, մթին, նսեմ, ծմակային. օրինակական, ըստուերական, երևութական, ուրուական, կեղծեալ, առ աչօք. ստուերամած, խաւարչտին:

Shády շէ՛յտի ած. Ստուերամած, նսեմ, մթին. հովանաւոր, ծմակային:

Shaft շէֆթ գ. Նետ, փքին. ական, խոռոչ, փապար, ծխնելոյզ. կոթող, բուրգն:

Shag շէկ գ. Թաւ մազ, բուրդ. ասուի ինչ թաւամազ:

Shag, գ. Թռչուն ինչ ծովային:

Shágged, Shággy շէ՛կկէտ, շէ՛կկի ած. Թաւ, թաւամազ, բրդալից. խիտ, դըժնեայ, ատապար, դժոխըմբեր, կարծրակուռ:

Shágreen շէ՛կրին գ. Մորթ ինչ ձկանց:

To Shágreen, բ, ն. Նեղել, գրգռել, զայրացուցանել:

To Shail շէյլ բ, չ. Խեղաթիւր կամ կաղ ընթանալ (ըստ ռամկաց):

Shake շէյք գ. Ցնցումն, շարժումն, երերումն, տատանումն, սասանութի. ցընցումն ձեռաց յողջոյն:

To Shake, բ, ն. Ցնցել, շարժել, շարժըլել, դղրդել, սասանեցուցանել. թօթափել, հոսել. մերժել, ընկենուլ, զերծանիլ 'ի բաց կալ. խախտել, տկարացուցանել. դողացուցանել, զարհուրեցուցանել: – hands, ցնցել զձեռս միմեանց յողջունելն: – off, մերժել 'ի բաց, թօթափել յանձնէ, զերծանիլ:

To Shake, բ, չ. Ցնցիլ, տատանիլ, շարժիլ, սարսիլ. զահի կմ՛ զդողանի հարկանիլ:

Sháker շէ՛յքըր գ. Ցնցող, շարժիչ կամ սասանեցուցիչ:

Shale շէյլ գ. Կեղև, պատիճ, պատեանք, փեճեկ:

Shall շա՛լ. Ապառնի եղանակ բայից, զոր օրինակ, I shall love, սիրեցից, ունիմ սիրել, սիրելոց եմ: Will you do it? – I shall, կամիս առնել. – այո՛ արարից:

Shallóon շէլլո՛ւն գ. Տեսակ ինչ ազնիւ չուխայի կամ ասուոյ:

Shállop շէ՛լլըփ գ. Նաւակ, կուր, մակոյկ:

Shállow շէ՛լլօ ած. Ծանծաղ, ոչ կարի խոր. աղքատամիտ, տխմար, անհանճար, փանաքի, ծանծաղամիտ. ոչ կարի ինչ բամբ կամ թաւ (հնչիւն):

Shállow, գ. Ծանծաղուտ, ծանծաղ տեղի, աւազակոյտք 'ի ծովու, հուն գետոյ:

Shállowbrained շէ՛լլօպրէյնտ ած. Ծանծաղամիտ, յիմար, տխմար, անմիտ:

Shállowly շէ՛լլօլի մ. Սակաւ խորութբ, ոչ խորագոյնս. ծանծաղամտութեամբ, յիմարաբար, անհանճարաբար:

Shállowness շէ՛լլօնէս գ. Ծանծաղութիւն. ծանծաղամտութիւն, յիմարութի, անհանճարութիւն:

Shalm շօմ գ. Նուագարան ինչ փչողական:

Shalt շա՛լթ (եզ. բ դէմ Shall ի).

Sham շէմ գ. Խաբէութիւն, պատրանք, ստութիւն, դաւաճանութիւն:

Sham, ած. Պատիր, սուտ, խաբէական, սնոտի:

To Sham, բ, չ. Խաղ առնել, 'ի դերև հանել, խաբել, պատրել:

Shámbles շէ՛մպըլզ գ. Սպանդանոց:

Shámbling շէ՛մպլին ած. Խեղաթիւր կամ անհեթեթ (շարժումն):

Shame շէյմ գ. Ամօթ, պատկառանք. նշաւակութիւն, վատ անուն, անարգանք, նախատինք:

To Shame, ը, ն. Յամօթ առնել, խայտառակել, նշաւակել, պատկառեցուցանել. անարգել, նախատել: [յամօթ լինել:

To Shame, ը, չ. Ամաչել, պատկառել,

Shámefaced շէյմֆէյսդ ած. Ամօթխած, ամօթածու, պարկեշտ:

Shamefácedly շէյմֆէյսդլի մ. Ամօթխածութեամբ, պատկառանօք, պարկեշտութ̃:

Shamefácedness շէյմֆէյսդնէս գ. Ամօթխածութիւն, պատկառանք, պարկեշտութիւն, համեստութիւն, երկիւղածութի̃:

Shámeful շէյմֆուլ ած. Ամօթալի, խայտառակ, զազիր, անարգ, նախատալից, թշնամանագիր:

Shámefully շէյմֆուլլի մ. Ամօթով, անարգաբար, նախատանօք:

Shámeless շէյմլէս ած. Անամօթ, անպատկառ, լիրբ, լրբենի, անպարկեշտ, ժըպիրհ, յանդուգն:

Shámelessly շէյմլէսլի մ. Առանց ամօթոյ, անպատկառ, անպատկառաբար, լըրբենի երեսօք, ժպրհութեամբ:

Shámelessness շէյմլէսնէս գ. Անամօթութիւն, անպատկառութիւն, լրբութի̃, լկտութիւն:

Shámmer շէմմըր գ. Պատրող, խաբեբայ, նենգաւոր:

Shammy, Shamois. Տես Chamois.

Shámrock շէմրըք գ. Խոտ յերրորդում նուագի հնձեալ (ըստ Իռլանդացւոց):

Shank շէնք գ. Սրունք. ոլոք, ոսկր սրունից. մեղեխ, կանթ, ցօղուն, ծղօտ:

Shanked շէնքդ ած. Որ ունի սրունս կամ կանթ:

Shánker շէնքըր գ. Կեղ ինչ առականաց:

Shape շէյփ գ. Ձեւ, տեսիլ, կերպարան, պատկեր, դէմք, նմանութի̃, հասակ. գաղափար, տիպ, օրինակ. եղանակ, տարազ:

To Shape, ը, ն. Ձեւացուցանել, կերպարանել. յօրինել, կազմել, կազմակերպել, առնել. ուղղել, յարդարել, յարմարել. կերպարանել կամ յղանալ 'ի միտս:

Shápeless շէյփլէս ած. Անձեւ, անկերպարան, անարգ, տգեղ, տխեղծ, անհեթեթ, տձեւ:

Shápeliness շէյփլինէս գ. Գեղ, գեղեցկութիւն, վայելչութիւն, համեմատութի̃:

Shápely շէյփլի ած. Գեղեցիկ, վայելուչ, համեմատ:

Shápesmith շէյփսմիթհ գ. Որ խոստանայ տալ զառաւել գեղեցկութիւն:

Shard շարդ գ. Բեկոր խեցեաց կամ խեցեղէն անօթոյ. բոյս ինչ և ձուկն:

Shárdborn շարդպօրն ած. Ծնեալ կամ բուսեալ 'ի բեկորոյ խեցեաց:

Shárded շարդէդ ած. Որ բնակէ 'ի բեկորս խեցեաց կամ յաւերակս:

Share շէյր գ. Մասն, բաժին. հաղորդութիւն, բաժանորդութիւն. խոփ:

To Share, ը, ն. Բաժանել, բաշխել, տալ մասն իւրաքանչիւրոց. հաղորդել, հաղորդ կամ մասնակից առնել. ունել զբաժին, հաղորդ կամ մասնակից լինել. հատանել, հերձանել, բաժանել:

To Share, ը, չ. Հաղորդ կամ բաժանորդ լինել, հաղորդիլ, ունել մասն կամ բաժին, կցորդ լինել:

Shárebone շէյրպօն գ. Ոսկր երանաց կամ աղդեր:

Shárer շէյրըր գ. Բաժանող, բաշխող, բաժանարար. հաղորդ, մասնակից, կցորդ, հաղորդակից, բաժանորդ:

Shark շարք գ. Ձուկն ինչ յափշտակող. դող, յափշտակող. պատառաբոյծ. գողութիւն, յափշտակութիւն, նենգութիւն:

To Shark, ը, ն. Ճառապաւ ժողովել կամ հաւաքել:

To Shark, ը, չ. Ճորթել, գողանալ. նենգել, խաբել, պատրել. պատառաբոյծ լինել:

Sharp շարփ ած. Սուր, հատու. սրածայր, շեշտեալ. սրամիտ, կորովամիտ, ուշիմ, մտացի, հանճարեղ, խորագէտ. սրատես, քաջատես, քաջահայեաց. արագ, արագալուր. բարկ, կծու, դառն, ուժգին, սաստկահնչիւն, զիլ. կծանող, երգիծական. խիստ, սաստիկ, անաչառ. ժանտ, դաժան, գժնդակ, անգութ. անյագ, բերանաբաց. ցաւագին, կատամած, չարաչար, սանձօղական. անչափ, մեծ, բուռն, անհնարին, զայրագին. արթուն, զգաստ, աշալուրջ. դառնաշունչ, ցրտագին, սաստկասոյց. խիստ, կարծր, պինդ. նուրբ, մանր, բարակ:

Sharp, գ. Սուր կամ զիլ ձայն, ձիչ. ոլոք, սուսեր ասյրասուր:

To Sharp, ը, ն. Սրել, յեսանել: [գել:

To Sharp, ը, չ. Խաբել, պատրել, նեն-

To Shárpen շարփըն ը, ն. Սրել, յեսանել. նրբացուցանել. զուարթացուցանել. շարժել զախորժակն. զայրացուցանել, խոժոռեցուցանել. սաստկացուցանել, ժանտացուցանել. դառնացուցանել:

Shárper շարփըր գ. Գող, նենգաւոր, խաբեբայ:

Shárply շարփլի մ. Սայրացի. խստիւ, անաչառ, սաստիկ. նրբութեամբ, ճարտարմտութեամբ. ուժգին, կարի ինն. չարաչար, դառնապէս, արագագոյն. ուշիմ միօք, կորովամտութեամբ:

Shárpness շա՛րփնէս գ. Սայր, սրութի. գաւնութիւն, կծուութիւն. խստութիւն, սաստկութիւն, գժնդակութիւն. երգիծանութիւն. նրբութիւն կամ կորովութիւն մտաց, սրամտութիւն. սրութիւն աչաց. արագութիւն լսելեաց:

Sharp-set շարփ-սէթ ած. Անյագ, քաղցեալ, բերանաբացեալ, յափշտակիչ. ըղձակաթ, ցանկացող, վառեալ 'ի սէր, զականեալ:

Sharp-síghted շարփ-սա՛յթէտ ած. Սրատես, սրակն, քաջատես, նրբահայեաց:

Sharp-vísaged շարփ-վի՛զէճտ ած. Երկայներես: [շրանք:

Shátter շէ՛թթըր գ. Կտոր, բեկոր, փըշրանք:

To Shátter, բ, ն. Խորտակել, մանրել, փշրել, ջախել, հոսել:

To Shátter, բ, չ. Խորտակիլ, մանրիլ, փշրիլ, ջախջախիլ:

Shátterbrained, Shátterpated շէթթըրպրէյնտ, շէթթըրփէյթէտ ած. Ցրուամիտ, անհանճար, զառանցեալ:

Sháttery շէ՛թթըրի ած. Բեկանուտ, դիւրափշրելի կամ քակտելի:

To Shave շէյվ բ, ն. Գերծուլ, սափրել. հատանել զերեսօք կամ հնձել (զխոտ). քերել աւ. հատանել 'ի նուրբ թերթս, քերել, տաշել. կեղեքել, կողոպտել:

Sháveling շէ՛յվլին գ. Գերծեալ կամ խուզեալ կրօնաւոր (ասի 'ի նախատինս):

Sháver շէ՛յվըր գ. Վարսավիրայ, սափրիչ. շահախնդիր. գող, աւազակ, յափըշտակիչ, կողոպտիչ, կեղեքիչ:

Sháving շէ՛յվին գ. Քերուած, տաշեղք:

Shaw շօ. գ. Թաւուտ, անտառ փոքրիկ:

Shawfowl շօ՛ֆաուլ գ. Թռչուն ձեւակերպ՝ եդեալ 'ի նպատակի:

Shawm շօմ գ. Գործի ինչ երաժշտական:

She շի. դէր. իգ. Սա, դա, նա. կին, էգ, մատակ:

Sheaf շիֆ (յոգն. sheaves) գ. Որայ. խուրձ, արցակ, գիրկ մի, փունջ:

To Sheal շիլ բ, ն. Հանել 'ի խեցույն կամ 'ի պատենիցն, կեղեւել:

Shear, Shears շիր, շիրզ գ. Կարոց կամ մկրատ մեծ. առ կենաց ոչխարի:

To Shear, բ, ն. Կարել, խուզել, փոքրել. կարել, հատանել:

To Shear, բ, չ. Հատանել զծով, խոտորիլ նաւու 'ի շաւղաց:

Sheard շէրտ գ. Խեցի, բեկոր խեցեղէն անօթոյ:

Shéarer շի՛րըր գ. Որ կտրէ կամ խուզէ, կարիչ:

Sheárman շի՛րմէն գ. Խուզիչ չուխայից կամ սաուեաց:

Sheárwater շի՛րուօթըր գ. Թռչուն ինչ:

Sheath շիթհ գ. Պատեանք (սրոյ, ևն):

To Sheath, to Sheathe, բ, ն. Արկանել 'ի պատեանս. մխել, անցուցանել. խնուլ, փակել. պատել:

Sheathwínged շիթհուինկտ ած. Պատենաթեւ (միջատ):

Sheáthy շի՛թհի ած. Պատենաւոր, պատենաձեւ:

Shed շէտ գ. Յարկ, հովանի, հիւղ, տաղաւար, տուն աղքատին: Blood- –, հեղումն կամ ճապաղիք արեան:

To Shed, բ, ն. Հոսել, հեղուլ, թափել, թօթափել, ափսել:

To Shed, բ, չ. Թօթափիլ, անկանիլ:

Shédder շէ՛տտըր գ. Որ հեղու կամ հոսէ:

Sheen, Sheény շի՛ն, շի՛նի ած. Պայծառ, փայլուն, շողշողուն, լուսափայլ, փայլակնացայտ:

Sheen, գ. Փայլումն, փայլիւն, պայծառութիւն:

Sheep շիփ (եզ. և յոգն.) գ. Ոչխար, խաշն. տխմար կամ անհանճար ոք:

To Sheépbite շի՛փպայթ բ, չ. Խորամանկել, գողանալ:

Sheépbiter շի՛փպայթըր գ. Խորամանկ, խաբեբայ, նենգաւոր, գող:

Sheépcot շի՛փքօթ գ. Փարախ կամ գաւիթ ոչխարաց:

Sheépfold շի՛փֆօլտ գ. Փարախ կամ գաւիթ ոչխարաց:

Sheéphook շի՛փհուք գ. Յուպ հովուի ոչխարաց:

Sheépish շի՛փիշ ած. Յոյժ ամօթխած, երկչոտ, վեհերոտ, միամիտ:

Sheépishness շի՛փիշնէս գ. Ամօթխածութիւն, վեհերոտութիւն, միամտութիւն, տխմարութիւն: [ման:

Sheépmaster շի՛փմասթըր գ. Խաշնադարման:

Sheep's eye շի՛փս այ գ. Հայեցուած կաթոգին:

Sheepsheáring շիփշի՛րին գ. Կտուրք խաշանց:

Sheépwalk շի՛փուօք գ. Արօտ խաշանց:

Sheer շիր ած. Զուտ, մաքուր, անխառն, անարատ, ջինջ, հարազատ:

Sheer, մ. Ողջոյն, բոլորովին, միանգամայն, միահաղոյն, իսկոյն:

To Sheer. Տես to Shear.

To Sheer off, բ, չ. Խոյս տալ, փախչել, գաղտագնաց լինել:

Sheers. Տես Shears.

Sheet շիթ գ. Կտաւ լայն. սաւան. պարանք ինչ նաւի. թերթ թղթոյ, թերթ. ծաւալումն:

To Sheet, բ, ն. Սփռել զսաւան. պա-

տել 'ի սաւանի կամ 'ի թերթի թղթոյ. ծածկել կամ պատել իբրև սաւանաւ:

Sheet-ánchor շիթ-էնքըր գ. *Մեծագոյն խարիսխ նաւու:*

Shékel շէքըլ գ. *Սիկղ:*

Shéldaple շէլտէփըլ գ. *Թռչուն ինչ:*

Shéldrake շէլտրէյք գ. *Թռչուն ինչ ձըկնակեր:*

Shelf շէլֆ գ. *Պատուհան, դարակ. գրադարան. աւազակոյտք կամ ժայռք 'ի ծովու:*

Shélfy շէլֆի ած. *Աւազուտ, ժայռալից:*

Shell շէլ գ. *Խեցի, խեցեմորթ. պատեանք, կեղև, փեճեկ, պատիճ. արտաքին որմունք տան. նուագարան ինչ. արտաքինն, արտաքին տեսիլ:*

To Shell, բ, ն. *Հանել 'ի խեցւոյ կամ 'ի պատենից, կեղևել:*

To Shell, բ, չ. *Անկանիլ իբրև զխեցի կամ զկեղև. արկանել զկեղևն:*

Shélldúck շէլտըք գ. *Բադ ինչ վայրի:*

Shéllfish շէլֆիշ գ. *Խեցի ծովային, խեցեմորթ:*

Shélly շէլլի ած. *Լի խեցիւք կամ խեցեմորթովք. պատենաւոր:*

Shélter շէլթըր գ. *Յարկ, հովանի, ծածկոյթ, տեղի ապաւինի, ապաստանարան. ապաւէն, օգնական, պաշտպան. ապաւինութիւն, պաշտպանութիւն:*

To Shélter, բ, ն. *Հովանի լինել, պատսպարել. օգնել, պաշտպանել, պահել, ծածկել, թագուցանել:*

To Shélter, բ, չ. *Պատսպարիլ, ապաւինիլ. պատսպարան լինել, ժողովել ընդ յարկաւ:*

Shélterless շէլթըրլէս ած. *Անապաւէն, անպատսպար:*

Shélving շէլվինկ ած. *Կախեալ, ածախեալ, 'ի կախ, զառ 'ի վայր:*

Shélvy շէլվի ած. *Ժայռալից, աւազուտ, ծանծաղուտ, բազմախառանդ:*

To Shend շէնտ բ, ն. *Վնասել, անխրաւիլ. անգոսնել, անարգել, պախարակել. նկուն առնել, ընկճել, յաղթել, պարտել:*

Shépherd շէֆըրտ գ. *Հովիւ, խաշնարած. հովիւ, առաջնորդ:* –'s rod, *հովուի բիր (բրս):*

Shépherdess շէֆըրտէս գ. *Կին կամ աղջիկ խաշնարած:* [*հովուի, գեղջուկ:*

Shépherdish շէֆըրտիշ ած. *Հովուական,*

Shérbet շէրպէթ գ. *Օշարակ:*

Sherd շէրտ գ. *Խեցի, բեկոր խեցեղէն անօթոյ:*

Shériff շէրիֆ գ. *Դատաւոր անգղիացի:*

Shériffalty, Shériffdom, Shériffship շէրիֆէլթի, շէրիֆտըմ, շէրիֆշիփ գ. *Դատաւորութիւն:*

Shérry շէրրի գ. *Գինի Խերեսի:*

Shew շօ. *Տես* Show.

Shide շայտ գ. *Հատուած, կարծն:*

Shield շիլտ գ. *Վահան, ասպար. հովանի, ապաւէն, պաշտպանութիւն:*

To Shield, բ, ն. *Պաշտպանել վահանաւ կամ ասպարաւ. պաշտպանել, պահել, պատսպարել, հովանի լինել:*

Shift շիֆթ գ. *Հնարք, ելք, դարման, եղանակ. փախուստ, խոյս, պատրուակ, պատճառանք. խորամանկութիւն, խաբէութիւն, դաւաճանութիւն. շապիկ (կանանց):*

To Shift, բ, ն. *Փոխել, փոփոխել, այլայլել. անցուցանել, տանիլ. աղատել, զերծուցանել. շրջել, դարձուցանել. փոխել զհանդերձս, զգեցուցանել նոր կամ մաքուր հանդերձս:* To – off, *յապաղել կամ 'ի բաց դարձուցանել հնարիւք:*

To Shift, բ, չ. *Փոխել զտեղին, անցանել. փոփոխիլ, տեղի տալ. փոխել զհանդերձս. հայթայթել, հնարել, ելս իրացն գտանել. խորամանկել. խոյս տալ, խուսափել:*

Shífter շիֆթըր գ. *Հնարիմաց, խորամանկ, ճարտար, խաբեբայ, դաւաճան:*

Shíftless շիֆթլէս ած. *Անճարակ, յանհնարս մնեալ, աղքատ, տկար:*

Shílling շիլլինկ գ. *Շիլին (արծաթի դրամ անգղիացւոց, երկոտասան* Pence *կմ* Penny*):*

Shílly-Shálly շիլլի-շալլի գ. *Անստի վարանք, մորոսութիւն, պարզմտութիւն:*

Shílly-Shálly, ած. *Վարանեալ, երկմիտ, տատանեալ:*

Shíly շայլի մ. *Անհամարձակ, պատկառանօք, օտարաբար, զգուշութեամբ:*

Shin շին գ. *Ոսկր սրունից, ոլոք:*

Shine շայն գ. *Փայլումն, փայլումն, պայծառութիւն, շողիւն:*

To Shine, բ, չ. *Փայլել, շողալ, նշողել, ճառագայթել, լուսաւոր լինել, ծագել, երևիլ, պայծառ փայլել:*

Shíness շայնէս գ. *Խորշումն, պատկառանք. հեստութիւն:*

Shíngle շինկըլ գ. *Նուրբ տախտակ 'ի ծածկել զյարկս տանց:*

Shíngles շինկըլզ գ. *Որքին:*

Shíny շայնի ած. *Փայլուն, լուսափայլ, պայծառ, պարզ:*

Ship շիփ գ. *Նաւ:*

To Ship, բ, ն. *Մուծանել կամ դնել 'ի նաւ. տանիլ նաւու կամ բարձեալ 'ի նաւ:*

Shípboard շիփպօրտ գ. *Նաւ, տախտակամած նաւու:* *Տես* Board.

Shípboy շիփպօյ գ. *Մանուկ նաւին, մանուկ սպասաւոր 'ի նաւի:*

Shípman շիփմըն գ. Նաւորդ, նաւաստի, նաւալին, նաւավար:

Shípmaster շիփմասթըր գ. Նաւապետ, տէր նաւու:

Shípping շիփփինկ գ. Նաւատորմիղ, զօւմարտակ կամ բազմութիւն նաւուց. նաւարկութիւն, անցք նաւու:

Shípwreck շիփրէք գ. Նաւաբեկութիւն, խորտակումն նաւու. նշխարք խորտակեալ նաւու. կործանումն, վնաս, կորուստ:

To Shípwreck, բ, ն. Նաւաբեկել, նաւակոծել, վտանգել. արկանել 'ի ցամաք նաւաբեկութեամբ:

Shípwright շիփրայթ գ. Նաւաշէն, նաւակառոյց: [տերութեան:

Shire շայր գ. Գաւառ, մարզ, սահման

Shirt շըրթ գ. Շապիկ (արանց):

To Shirt, բ, ն. Զգեցուցանել կամ արկանել շապիկ:

Shírtless շըրթլէս ած. Անշապիկ:

Shíttah, Shíttim շիթթէ, շիթթիմ գ. Անփուտ փայտ ինչ:

Shíttlecock շիթթըլքօք գ. Փետրախաղ, գնտակ փետրաշարժ:

Shive շայվ գ. Թերթ կամ պատառ հացի. տաշեղ փայտի (հանեալ քերչաւ):

Shíver շիվըր գ. Կտոր, բեկոր, հատոր, հատուած, նշխար, փշրանք: [տիլ:

To Shíver, բ, չ. Դողալ, սարսիլ. սառ-

To Shíver, բ, չ. Խորտակիլ, բեկանիլ, մանրիլ, ջախջախիլ:

To Shíver, բ, ն. Խորտակել, կտորել, մանրել, ջախջախել:

Shívery շիվըրի ած. Դիւրաբեկ, դիւրափշրելի, բեկանուտ:

Shoal շօլ գ. Ամբոխ, խուռն բազմութիւն, խուժան. աւազակոյտք կամ ժայռք 'ի ծովու, ծանծաղուտ տեղի:

Shoal, ած. Ծանծաղ, ծանծաղուտ, աւազուտ, ժայռալից:

To Shoal, բ, չ. Խռնիլ, ժողովիլ, խուռն ընթանալ. լինել ծանծաղ կամ ծանծաղուտ:

Shoáliness շօլինէս գ. Ծանծաղութիւն:

Shoály շօլի ած. Ծանծաղուտ, աւազուտ, ժայռալից:

Shock շօք գ. Բախումն, հարուած. բռնութիւն, յարձակումն. մարտ, կռիւ, մաքառումն. զզուանք, գարշութիւն, ահաձութիւն. գադիշ, օրան. շուն թաւամազ:

To Shock, բ, ն. Բախել, ընդհարկանել, 'ի դիմի հարկանիլ. ընդդիմանալ, նեղել, զզուել:

To Shock, բ, չ. Բախիլ, ընդհարկանիլ. նեղիլ, վշտանալ, զզուիլ, ընդդէմ դառնալ:

To Shock, բ, չ. Բարդել կամ դիզել 'ի վերայ միմեանց զօրան:

Shod շօտ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Shoe բայի:

Shoe շու գ. Ագանելիք ոտից, օդ, հողաթափ. պայտ ձիոյ:

To Shoe, բ, ն. Պայտս արկանել ձիոյ. պատել զյատակն:

Shóeboy շուպօյ գ. Մանուկ մաքրիչ կօշկաց:

Shóeing-horn շուինկ-հօրն գ. Փող, ոսկր կօշկաձիգ:

Shóemaker շումէյքըր գ. Կաւուակ, յօրինող ագանելեաց ոտից:

Shóetye շութայ գ. Ժապաւէն ագանելեաց ոտից:

Shog շօկ գ. Ցնցիւն, ցնցումն, շարժումն:

To Shog, բ, ն. Ցնցել, շարժել:

Shone շօն. Կատարեալ ժամանակ to Shine բայի:

Shook շուք. Կատարեալ և անցեալ ընդունելութիւն to Shake բայի:

Shoot շութ գ. Ձգումն, ընկեցումն, յարձակումն. հարուած, բախումն. ընձիւղ, բողբոջ, շառաւիղ, ոստ, բարունակ:

To Shoot, բ, ն. Արձակել, ընկենուլ, ձգել. տանիլ. հարկանել. արձակել ոստս կամ շառաւիղս. արկանել, ընկենուլ. հատանել, անցանել:

To Shoot, բ, չ. Ընկենուլ, արձակել, ձգել. շառաւիղել, բողբոջել, փթթել. աճել, բուսանիլ, մեծանալ. փոխարկիլ, դառնալ, անցանել. արձակիլ, ստանուլ, խաղալ, ցայտել, ելանել. ցցուիլ, ելանել արտաքս, կարկառիլ, հայիլ 'ի վերայ. անցանել, խաղալ, գնալ, ընթանալ. կակծիլ ('ի ցաւոց). փայլել, փայլատակել. ծագել, անկանիլ, հոսիլ, թափիլ:

Shoóter շութըր գ. Որ ձգէ՝ ընկենու կամ արձակէ, նետաձիգ, քարաձիգ, ումբաձիգ:

Shop շօփ գ. Կրպակ, խանութ. թանգարան:

Shópboard շօփպօրտ գ. Սեղան կամ սեղանատախտակ կրպակի:

Shópbook շօփպուք գ. Հաշուեգիր կըրպակի:

Shópkeeper շօփքիփըր գ. Կրպակաւոր, որ վաճառէ 'ի կրպակի:

Shópman շօփմըն գ. Մանուկ կրպակի:

Shore շօր. Կատարեալ ժամանակ to Shear բայի:

Shore, գ. Ծովեզր, ծովափն. եզր, ափն, ցամաք. գետեզր, գետափն. ական լուալեաց, լուալիք: Տես Sewer. Նեցուկ, յենարան, հաստատութիւն:

To Shore, բ, ն. Նեցուկս դնել, հաստատել, ունել, ամրանալ. հանել կամ ընկենուլ 'ի ցամաք:

Shóreless շօ՛րլէս ած․ Որ ոչ ունի եզր կամ ափն, լայնատարած (ծով)։

Shorn շօրն․ Անցեալ ընդունելութիւն to Shear բային։

Short շօրթ ած․ Կարճ․ կարճահասակ․ կարճատև, կարճժամանակեայ․ սուղ, համառօտ, համփրճ․ նուազ․ պակաս, թերի, յետնեալ, նուազեալ, անկատար, անհամեմատ, անհաւասար․ փութանակի, փոյթ ընդ փոյթ․ նուաստախոհ, փոքրիմաց․ դիւրաբեկ, փխրուն․ թոյլ, տկար։

Short գ․ Համառօտութի, համառօտ բան, բովանդակութիւն։ In –, համառօտիւ, 'ի կարճոյ, համառօտ կամ պարզաբար ասել։

Short, մ․ Ի կարճոյ, սուղ, համառօտիւ։ – -enduring, կարճատև։ – -breathed, դըժուարաշունչ, շնչարգել։

To Shórten շօ՛րթն բ, ն․ Կարճել, համառօտել, սղել․ համառնել, յապաւել․ արգելուլ, խափանել, ունել։

Shórthand շօ՛րթհէնտ գ․ Համառօտագրութիւն։

Shórtlived շօ՛րթլայվտ ած․ Կարճժամանակեայ, կարճատև, վաղանցուկ։

Shórtly շօ՛րթլի մ․ Ի կարճոյ, զկնի սակաւուց, փութանակի, առ օրին, փոյթ ընդ փոյթ, վաղվաղակի․ կարճ 'ի կարճոյ, սակաւուք, համառօտիւ։

Shórtness շօ՛րթնէս գ․ Կարճութիւն, սղութիւն, համառօտութիւն, նուազութիւն, փոքրկութիւն, փանաքութիւն։

Shortríbs շօրթրի՛պզ գ․ Ստորին մասն կողից։

Shortsíghted շօրթսա՛յթէտ ած․ Կարճատես․ տկարամիտ, փոքրիմաստ, նուաստախոհ։

Shortsíghtedness շօրթսա՛յթէտնէս գ․ Կարճատեսութիւն, նուազութիւն տեսանելեաց կամ մտաց։

Shortwáisted շօրթուէ՛յսթէտ ած․ Կարճահասակ, կարճ հասակաւ։

Shortwínded շօրթուի՛նտէտ ած․ Դժուարաշունչ, շնչարգել։

Shortwínged շօրթուի՛նկտ ած․ Կարճաթև։

Shóry շօ՛րի ած․ Ծովափնեայ, ծովեզերեայ։

Shot շաթ․ Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Shoot բային։

Shot, գ․ Արձակումն, հարուած․ ռումբ, գնդակ, գնդեակ ('ի պէտս հրացանի)․ պարտք, վճար, վարձ։ As it were a bow –, իբրև նետընկէց կամ վտաւան մի․ ձուկն ինչ։

Shótfree շա՛թֆրի ած․ Առանց պարտուց, անվճար, առանց վճարելոյ զպարտս կամ զվարձս․ անհարուածելի․ անպատիժ։

Shótten շա՛թթն ած․ Արկեալ զձուս (ձուկն)․ մակարդեալ (կաթն)։

Shove շըվ գ․ Մղումն, վանումն, բաղխումն, հարուած։

To Shove բ, ն․ Մղել, վարել, վանել, մերժել․ ձգել, քարշել։

To Shove, բ, չ․ Մղել, վարել, ձգել։

Shóvel շը՛վըլ գ․ Թի, թիակ, հեծանոց։

To Shóvel, բ, ն․ Մղել կամ ժողովել թիակաւ․ կուտել, հաւաքել, դիզել։

Shóvelboard շը՛վըլպօրտ գ․ Խաղ ինչ։

Shóveller, Shóvelard շը՛վըլըր, շը՛վըլըրտ գ․ Հաւալուսն։

Shough շօք գ․ Շուն ինչ թաւամազ։

Should շուտ․ Անկատար կամ ստորադասական եղանակ բային․ զոր օրինակ I – go, պարտ էր ինձ գնալ։ Տես Shall.

Shóulder շօ՛լտըր գ․ Ուս, թիկունք, քամակ․ նեցուկ, ամրութիւն․ ցցուեալ մասն։

To Shóulder, բ, ն․ Մղել, վարել, մերժել, խախտել․ բառնալ 'ի վերայ ուսոց կամ թիկանց, ըստանձնել։

Shóulderbelt շօ՛լտըրպէլթ գ․ Կապարան սրոյ կամ փող (արկեալ զուսովք)։

Shóulderblade շօ՛լտըրպլէյտ գ․ Անրակ։

Shóulderclapper շօ՛լտըրքլէփփըր գ․ Բարեկամ առ երեսս։

Shóuldershotten շօ՛լտըրշաթթն ած․ Որ ունի զուս խախտեալ։

Shóulderslip շօ՛լտըրսլիփ գ․ Խախտումն ուսոց։

Shout շա՛ութ գ․ Ձայն ցնծութեան, ծափաձայն, գոչիւն, աղաղակ։

To Shout, բ, չ․ Ձայն բառնալ ուրախութեան, գոչել, աղաղակել, ծափս հարկանել։

Shóuter շա՛ութըր գ․ Որ աղաղակէ 'ի ձայն ցնծութեան, որ ծափս հարկանէ։

Show շօ․ գ․ Տեսիլ, հանդէս, տեսարան․ ցոյց, շուք, փառք, պարծանք, նմանութիւն, տեսիլ, կերպարան, դէմք, երեսարտաքին տեսիլ, երևոյթ․ առ աչօք տեսիլ, ցնորք, կեղծիք։

To Show, բ, ն․ Ցուցանել, երևեցուցանել, յանդիման առնել․ յայտ առնել, ծանուցանել․ հռչակել, քարոզել, հրատարակել․ ընծայել, նուիրել, առաջի առնել․ առնել․ յայտնել, բանալ․ բացատրել, բացայայտել։

To Show, բ, չ․ Երևիլ, ցուցանիլ։

Shówbread, Shéwbread շօ՛պրէտ գ․ Հաց երեսաց կամ առաջաւորութեան։

Shówer շա՛ուըր գ․ Անձրև, տեղ, սարափ․ հասանք, հեղեղ, յորդութիւն, առատութիւն, բազմութիւն։

To Shówer, բ, ն․ Տեղալ, ռոգանել, ան-

ձրևել, ցօղել. հոսել, թափել, հեղուլ. սփռել, բաշխել, ծաւալել:

To Shówer, բ, չ. Տեղալ, անձրևել, ցօղել, իջանել:

Shówery շա՛ուըրի ած. Անձրևային, ցօղային, անձրևաց, տարափոյ:

Shówish շօ՛իշ ած. Երևելի, պայծառ, շքեղ, շքեղաշուք. մեծապանծ, պանծալի. անձնապանծ:

Shown շօն Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Show բայի:

Shówy շօ՛ի ած. Անոտի, առ երևոյթ, անձնապանծ, սնափառ:

Shrank շրէնք. Կատարեալ ժամանակ to Shrink բայի:

Shred շրէտ գ. Կտոր, կտորակ, մասն, պատառ, կապերտ, հատուած:

To Shred, բ, ն. Հատանել, կտրել, կըտրատել, պատառել. յատանել, քշտել:

Shrew շրու գ. Կին ժանտ, կռուասէր և դեգ բարուք:

Shrewd շրուտ ած. Ժանտ, չարասէր, անզգամ. խորամանկ, չարարուեստ. չարագուշակ, ձախող. Թշուառ, ցաւագին, չարաշուք, կորստական:

Shréwdly շրու՛տլի մ. Զարաչար, չարեօք, վնասու. խորամանկութեամբ, հնարիմացութեամբ:

Shréwdness շրու՛տնէս գ. Խորամանկութիւն, հնարք, ճարտարութիւն. վնաս, չարութիւն:

Shréwish շրու՛իշ ած. Կռուասէր, ժանտ, անզգամ:

Shréwishly շրու՛իշլի մ. Ժանտութեամբ, դեգութեամբ, ապառուսն:

Shréwishness շրու՛իշնէս գ. Ժանտութի, անզգամութիւն, խեռութիւն, խորամանկութիւն:

Shréwmouse շրու՛մաուս գ. Գորտ ինչ վայրի:

Shriek շրիք գ. Ճիչ, աղաղակ:

To Shriek, բ, չ. Ճիչ բառնալ, ճչել:

Shrift շրիֆթ գ. Խոստովանութիւն մեղաց:

Shrill շրիլ ած. Սուր, քաջահնչող (ձայն):

To Shrill, բ, չ. Սուր կամ բարձրաձայն հնչել:

Shrílly շրի՛լլի մ. Բարձրաձայն, սաստկահնչիւն, ուժգին, քաջահնչող ձայնիւ:

Shríllness շրի՛լնէս գ. Սրութիւն կամ սաստկութիւն հնչման:

Shrimp շրիմփ գ. Կարիտոս (խեչափառ). գաճաճ, թզուկ:

Shrine շրայն գ. Գզրոց, անօթ կամ տուփ նշխարաց:

Shrink շրինք գ. Կծկումն, ամփոփումն. սարսափ, դող, դողումն. սարսուռ, ընդարմացումն:

To Shrink, բ, չ. Կծկիլ, գալարիլ, ամփոփիլ, կարճիլ. տեղի տալ, խորշիլ, ընկրկիլ. դողալ, սարսափիլ, սարսռիլ:

To Shrink, բ, ն. Ամփոփել, նուազեցուցանել, կարճել:

Shrínker շրի՛նքըր գ. Որ կծկէ կամ ընդարմացուցանէ:

To Shrive շրայվ բ, ն. Լսել զխոստովանութիւն ուրուք:

To Shrível շրի՛վըլ բ, չ. Գալարիլ, խորշոմիլ, կնճռիլ:

To Shrível, բ, ն. Գալարեցուցանել, խորշոմեցուցանել, կնճռել:

Shríver շրա՛յվըր գ. Խոստովանահայր:

Shroud շրա՛ուտ գ. Հովանի, տեղի ապաւինի, ապաստանարան, յարկ, ծածկոյթ. պատանք մեռելոյ. պարանք նաւու:

To Shroud, բ, ն. Հովանի լինել, պատըսպարել, պաշտպանել. պատել, դիապատել. ծածկել, թագուցանել. զգեցուցանել:

To Shroud, բ, չ. Պատսպարիլ, թագչիլ:

Shróvetide, Shrovetúesday շրօ՛վթայտ, շրօվթիու՛զտի գ. Վերջին օր բարեկենդանի:

Shrub շրըպ գ. Թուփ, ծառ փոքրիկ. ըմպելի ինչ:

Shrúbby շրը՛պպի ած. Թփանման, թըփուտ, թփալից, թաւ:

Shruff շրըֆ գ. Կղկղանք հրահալելեաց:

Shrug շրըկ գ. Գժգմնութի, քամմնուն:

To Shrug, բ, ն. Սեղմել, ամփոփել:

To Shrug, բ, չ. Գժգմնիլ. քամմնիլ, դըժուարիլ:

Shrunk շրընք. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Shrink բայի:

Shrúnken շրը՛նքըն. Անցեալ ընդունելութիւն to Shrink բայի:

To Shúdder շը՛տտըր բ, ն. Դողալ, սարսռիլ, սարսափիլ:

Shúffle շը՛ֆֆըլ գ. Խառնակութիւն, շփոթ. խորամանկութիւն, նենգութիւն, խաբէութիւն, հնարք:

To Shúffle, բ, ն. Խառնակել, շփոթել, աղմկել. փոփոխել, այլայլել. խորամանկել: — off, խուսափել, տեղի տալ, զերծանել. — up, խառնիխուռն գործել:

To Shúffle, բ, չ. Խառնակել կամ փոփոխել զթուղթս խաղուն. խորամանկել, փախուստ խնդրել. Թիւրել. խաբել, պատրել, նենգել:

Shúfflecap շը՛ֆֆըլքէփ գ. Խաղ ինչ շարժմամբ դրամոց 'ի գլխարկի: [բայ:

Shúffler շը՛ֆլըր գ. Խորամանկ, խաբե-

Shúfflingly շը՛ֆլինկլի մ. Խեղաթիւր, այլանդակս, խոտորնակի:

To Shun շըն բ, ն. Խոյս տալ, խորշիլ, խուսափել, խոտորիլ, հրաժարել։

Shúnless շընլէս ած. Անխուսափելի, անփախչելի, անհրաժեշտ։

Shut շըթ գ. Դուռն, պատուհան, մուտք. վախճան։

Shut, ած. Փակեալ. զերծ, ազատ։

To Shut, բ, ն. Փակել, խնուլ, կասեցուցանել. արգելուլ. ամփոփել։ – out, արգելուլ, ոչ թողուլ մտանել։ – up, փակել, արգելուլ, խափանել. պաշարել, ունել, արկանել 'ի բանտ. կնքել, աւարտել, վախճանել։

To Shut, բ, չ. Փակիլ։

Shútter շըթթըր գ. Որ փակէ կամ խնուգուլն, պատուհան։

Shúttle շըթթըլ գ. Կկոց ոստայնանկաց։

Shúttlecock շըթթըլքօք. Տես Shittlecock.

Shy շայ ած. Անհնազանդ, երկչոտ, զգուշաւոր, կասկածոտ, դժուհի, դժկամակ։

Síbilant սիպիլէնթ ած. Սուլիչ։

Sibilátion սիպիլէշըն գ. Սուլումն, չչիւն։

Sícamore սիքէմօր գ. Թանտաթզենի, մոլաթզենի։

To Síccate սիքքէյթ բ, ն. Չորացուցանել, ցամաքեցուցանել։

Siccátion սիքքէշըն գ. Չորութիւն, ցամաքութիւն։

Siccífic սիքսիֆիք ած. Չորացուցիչ, ցամաքեցուցիչ։

Síccity սիքսիթի գ. Չորութիւն, ցամաքութիւն։

Sice սայս գ. Վեց թիւ ('ի խաղու)։

Sich սիչ. Տես Such.

Sick սիք ած. Հիւանդ, խօթ, վատառողջ, ախտացեալ, ախտաժէտ. ապականեալ. ձանձրացեալ։

To Sícken սիքըն բ, ն. Հիւանդացուցանել, խօթացուցանել. տկարացուցանել, խանդարել։

To Sícken, բ, չ. Հիւանդանալ, ախտանալ, խօթանալ. յափրանալ, ձանձրանալ, զզուիլ. տկարանալ, անկանիլ, պակասիլ։

Sícker սիքըր ած. Ապահով, ստոյգ, հաստատուն։

Sícker, մ. Հաւաստեաւ, ստուգիւ։

Síckle սիքըլ գ. Մանգաղ, գերանդի։

Síckleman, Síckler սիքըլմէն, սիքլըր գ. Հնձող մանգաղաւ կամ գերանդեաւ։

Síckliness սիքլինէս գ. Վատառողջութիւն, ախտաժէտութիւն։

Síckly սիքլի մ. Հիւանդագին, խօթագին։

Síckly, ած. Հիւանդագին, վատառողջ, ախտաժէտ. տկար, նուաղ, պակասեալ։

Síckness սիքնէս գ. Հիւանդութիւն, խօթութիւն, ախտ. տկարութիւն կամ այլայլութիւն ստամոքաց։

Side սայտ գ. Կողք, կուշտ. կողմն, կոյս, մասն. եզր, ծայր։

Side, ած. Կողմնական. խոտորնակի, խոտորնական, 'ի կողմանէ։

To Side, բ, չ. Յեղիլ, խոնարհիլ, կուսակից լինել, ունել զկողմն ուրուք։

Sídeboard սայտպօրտ գ. Սեղան կամ դարակ 'ի կողմանէ։

Sídebox սայտպօքս գ. Նստարան կանանց 'ի կողմանէ թատրոնին։

Sídefly սայտֆլայ գ. Միջատ ինչ։

To Sídle սայտըլ բ, չ. Դանդաղել, գնալ քայլ 'ի քայլի. խոտորիլ, շեղիլ։

Sídelong սայտլօն ած, և մ. Կողմնակի, խոտորնակի, առ 'ի կողմն, առ 'ի շեղ, 'ի կողմանէ։

Síder սայտըր. Տես Cider. [ղաց։

Síderal սիտէրէլ ած. Աստղային, աստեղաց։

Síderated սիտէրէյթէտ ած. Դօս, դոսացեալ. հարեալ յաստեղաց։

Siderátion սիտէրէշըն գ. Դոսութիւն անդամոց։

Sídesaddle սայտսէտըլ գ. Թամբ ձիոյ 'ի պէտս կանանց։

Sídesman սայտզմէն գ. Երկրորդ եկեղեցպան, օգնական եկեղեցպանի։

Sídeways, Sídewise սայտուէյզ, սայտուայզ մ. Կողմնակի, առ 'ի կողմն, 'ի կողմանէ։

Siege սիճ գ. Պաշարումն. ջանք, հնարք, դարան. աթոռ, գահ. տեղի, կարգ, աստիճան. աթոռ 'ի պէտս որովայնի. յաւելուած որովայնի, կղկղանք։

To Siege, բ, ն. Պաշարել։

Sieve սիվ գ. Մաղ, խարբալ։

To Sift սիֆթ բ, ն. Մաղել, խարբալել. մեկնել, որոշել, զատանել. քննել, փորձել, մանր կրկտել։

Sífter սիֆթըր գ. Որ մաղէ կամ խարբալէ։

Sigh սայ գ. Հառաչանք, հեծութիւն։

To Sigh, բ, չ. Հառաչել, հեծել, յոգւոց հանել։ [նուլ։

To Sigh, բ, ն. Ողբալ, կոծել, սուգ առնուլ։

Sight սայթ գ. Տեսանելիք, աչք, ակն. տեսութիւն. ծանօթութիւն, գիտութիւն. յանդիմանութիւն, նպատակ աչաց կամ տեսութեան, ծակ 'ի պէտս տեսութեան աչաց. տեսիլ, երևոյթ, տեսարան։ In –, յանդիման։ – -seer, հեստաքքբիր։

Síghted սայթէտ ած. Ականի։ Quick –, սրատես, սրակն, քաջատես։ Short –, կարճատես, վատատես։

Síghtfulness սայթֆուլնէս գ. Սուր կամ պայծառ տեսութիւն, սրատեսութիւն։

Síghtless սայթլէս ած. Կոյր, զաչացու.

անհաճոյ տեսութեան աչաց, գարշելի, տգեղ:

Síghtly սա՛յթլի ած. Գեղեցիկ 'ի տեսանել, գեղեցիկ տեսլեամբ:

Sígil սի՛ճիլ գ. Կնիք:

Sign սայն գ. Նշան, նշանակ, ցոյց, ցուցակ. նշանք, սքանչելիք. յիշատակ, յիշատակարան. համառօտութիւն, կենդանակերպք. ակնարկութիւն. դրօշ. նշանազգեստ. կնիք, ստորագրութիւն թղթոյ:

To Sign, բ, ն. Դնել զնշան, կնքել, դրոշմել. ստորագրել զթուղթն, հաստատել. նշանակել, օրինակել, ցուցանել, ակնարկել, երեւեցուցանել:

Sígnal սի՛գնըլ գ. Նշան, նշանակ:

Sígnal, ած. Երեւելի, նշանաւոր, ականաւոր, արժանի յիշատակաց:

Signálity սիգնէ՛լիթի գ. Երեւելի կմ՛ նշանաւոր ինչ, գերազանցութիւն:

To Sígnalize սի՛գնըլայզ բ, ն. Երեւելի կամ անուանի առնել, հռչակել:

Sígnally սի՛գնըլլի մ. Երեւելի իմն օրինակաւ, յայտնի իմն:

Signátion սիգնէ՛շըն գ. Նշան, նշանակ:

Sígnature սի՛գնըչիուր գ. Նշան, կնիք, դրոշմ, տպաւորութիւն, պատկեր, նմանութիւն. նշանակ, ցոյց. թուանշան կամ տառ 'ի ներքոյ տպագրեալ թերթից թղթոյ. ստորագրութիւն:

Sígnaturist սի՛գնըչիուրիսթ գ. Որ ընդունի զվարդապետութիւն նշանի կամ տպաւորութեան:

Sígner սա՛յնըր գ. Որ դնէ զնշան կամ ստորագրէ:

Sígnet սի՛գնէթ գ. Առանձին կնիք ուրուք:

Signíficance, Signíficancy սիգնի՛ֆիքէնս, սիգնի՛ֆիքէնսի գ. Նշանակութիւն. զօրութիւն, ազդուութիւն, տպաւորութիւն. կարեւորութիւն, պիտանութիւն, մեծութի:

Signíficant սիգնի՛ֆիքէնթ ած. Նշանակիչ, նշանական, բացատրիչ, ցուցանող. ազդու, զօրաւոր. երեւելի, մեծ, ծանր:

Signíficantly սիգնի՛ֆիքէնթլի մ. Ազդողագոյնս, քաջայայտ:

Significátion սիգնիֆիքէ՛շըն գ. Իմաստ, նշանակութիւն, միտք բանին:

Signíficative սիգնի՛ֆիքէթիվ ած. Նշանական, նշանակիչ, ազդու:

Signíficatory սիգնի՛ֆիքէթըրի գ. Նշանակիչ, նշանակող:

To Sígnify սի՛գնիֆայ բ, ն. Նշանակել, ցուցանել, ակնարկել. յայտնել, ծանուցանել, ազդ առնել. ազդել, զօրել, օգնել:

To Sígnify, բ, չ. Ազդու ցուցանել:

Sígniory սի՛նյօրի գ. Տէրութիւն, իշխանութիւն:

Sígnpost սա՛յնփօսթ գ. Նշանագիր, տեղի նշանի:

Síker սի՛քըր. Տես Sicker.

Síkerness սի՛քըրնէս գ. Ապահովութիւն, աներկեւանութիւն:

Sílence սա՛յլէնս գ. Լռութիւն. լռակեցութիւն. առանձնութիւն, հանդարտութիւն. մոռացումն, անյիշատակութիւն:

Sílence !, ձգ. Լուռ լեր:

To Sílence, բ, ն. Լռեցուցանել, հրամայել լռել. հանդարտել, խաղաղացուցանել:

Sílent սա՛յլէնթ ած. Լուռ, լռին. լռակաց. հանդարտ, խաղաղ. անշշունջ, անմռունչ, անբարբառ. անգործ, անզօր. անյիշատակ, մոռացեալ:

Sílently սա՛յլէնթլի մ. Լռին, լռելեայն. անշշունջ, անմռունչ, անբարբառ. անյիշատակ, առանց յիշատակի:

Silícious սիլի՛շըս ած. Մազեղէն:

Silículose սայլի՛քիուլօս ած. Լի պատճովք ընդոց, պատճաւոր:

Silíginose սայլի՛ճինօս ած. Հաճարեղէն կամ գերմակ:

Síliqua սի՛լիքուէ գ. Կերատ (կշիռ). պատեանք կամ կեղեւ ընդոց:

Síliquose, Síliquous սի՛լիքուօս, սի՛լիքուըս ած. Պատճաւոր, որ ունի զկեղեւ:

Silk սիլք գ. Մետաքս, ապրշում. կերպաս:

Sílken սի՛լքըն ած. Մետաքսեայ, մետաքսեղէն. կակուղ, քնքոյշ. մետաքսազարդ:

Silkmércer սիլքմը՛րսըր գ. Մետաքսավաճառ կամ կերպասավաճառ:

Silkweáver սիլքուի՛վըր գ. Մետաքսագործ, կերպասագործ:

Sílkworm սի՛լքուըրմ գ. Շերամ:

Sílky սի՛լքի ած. Մետաքսեայ, մետաքսեղէն. կակուղ, դիւրաթեք:

Sill սիլ գ. Սեամ կամ սեամք:

Síllabub սի՛լլէպըպ գ. Ըմպելի ինչ:

Síllily սի՛լլիլի մ. Տխմարաբար, անմտաբար, անհանճարաբար:

Sílliness սի՛լլինէս գ. Պարզմտութիւն, տխմարութիւն, անիմաստութիւն:

Sílly սի՛լլի ած. Միամիտ, պարզամիտ, անմեղ, անչար. տկար, անզօր, անօգնական, անյոյս. տխմար, յիմար, անհանճար, անիմաստ:

Síllyhow սի՛լլիհաու գ. Թաղանթ որ պատէ զգլուխ սաղմին:

Silt սիլթ գ. Ճաղախ, տիղմ:

Sílvan սի՛լվէն ած. Անտառային, անտառախիտ:

Sílver սի՛լվըր գ. Արծաթ. արծաթի, արծաթի դրամ. փայլուն ինչ:

Sílver, ած. Արծաթի. արծաթափայլ, արծաթանման, արծաթագոյն. փայլուն, սպիտակ. քաղցր:

To Sílver, ե, ն. Դրուագել կամ պատել արծաթով. փայլեցուցանել. լուսափայլ յօրինել:

Sílverbeater «սիլվըրպիթըր» գ. Որ գործէ զթիթեղն արծաթի:

Sílverling «սիլվըրլին» գ. Արծաթ, արծաթի, դրամ արծաթի:

Sílverly «սիլվըրլի» մ. Իբրև զարծաթ, արծաթանման:

Sílversmith «սիլվըրսմիթհ» գ. Արծաթագործ:

Sílverthistle «սիլվըրթհիսըլ» գ. Բոյս ինչ:

Sílvertree «սիլվըրթրի» գ. Բոյս ինչ:

Sílverweed «սիլվըրուիտ» գ. Բոյս ինչ:

Sílvery «սիլվըրի» ած. Արծաթի, արծաթագոյն, արծաթապատ:

Simár «սիմար» գ. Սորտառքարչ պատմուճան ինչ կանանց:

Símilar, Símilary «սիմիլըր, սիմիլըրի» ած. Նման, համգոյն, համգունատեսլ, համասեռ, համաբուն, նոյն:

Similárity «սիմիլէրիթի» գ. Նմանութիւն, նոյնութիւն:

Símile «սիմիլ» գ. Նմանութիւն, օրինակ:

Simílitude «սիմիլիթիուտ» գ. Նմանութիւն. օրինակ, բաղդատութիւն:

Símitar «սիմիթըր». Տես Cimeter.

To Símmer «սիմմըր» ե, չ. Եռալ, պղպջակել:

Símnel «սիմնըլ» գ. Ծալ, քաքար:

Simóniac «սիմօնիաք» գ. Սիմոնական:

Simoníacal «սիմօնայաքըլ» ած. Սիմոնական, վաճառաշնորհ:

Símony «սիմընի» գ. Սիմոնականութիւն, շնորհավաճառութիւն:

Símper «սիմփըր» գ. Ժպիտ կամ ծիծաղ (յիմարաց):

To Símper, ե, չ. Ժպտիլ կամ ծիծաղիլ իբրև զյիմար:

Símple «սիմփըլ» ած. Պարզ, անկեղծ, աննենգ, անխարդախ. յստակ, անապակ, անխառն, լոկ, սոսկ, անպաճոյճ, անպաճոյճ, անարուեստ. անփորձ, պարզամիտ, գիւղական, յիմար, անմիտ:

Símple, գ. Խոտ կամ բոյս բժշկական, արմատ, դեղ:

To Símple, ե, չ. Ժողովել զբժշկական դեղս:

Símpleness «սիմփըլնէս» գ. Պարզութիւն. պարզմտութիւն:

Símpler «սիմփլըր» գ. Բուսաբան, որ ճանաչէ զզօրութիւնս բուսոց:

Símpless «սիմփլէս» գ. Միամտութիւն, անմտութիւն, անմտութիւն:

Símpleton «սիմփըլթըն» գ. Պարզամիտ, խօթամիտ, ապուշ, անմիտ, տխմար:

Simplícity «սիմփլիսիթի» գ. Պարզմտութիւն, աննենգութիւն. անարուեստութիւն, անզարդութիւն. պարզութիւն, յստակութիւն. միամտութիւն, անփորձութիւն, տխմարութիւն, անմտութիւն:

Símplist «սիմփլիսթ» գ. Բուսաբան, որ ճանաչէ զզօրութիւնս բժշկական բուսոց:

Símply «սիմփլի» մ. Պարզաբար. պարզ մտօք, միամիտ սրտիւ. անսեթևեթ, անպաճոյճ. ինքնին, միայնակ, առանձին, լոկ, ևեթ. յիմարաբար, տխմարաբար:

Símular «սիմիուլըր» գ. Կեղծաւոր, կեղծիչ:

Simulátion «սիմիուլէշըն» գ. Կեղծիք, կեղծաւորութիւն:

Simultáneous «սայմըլթէնիըս» ած. Միաժամանակ, 'ի միասին:

Sin «սին» գ. Մեղք, յանցանք, պատուիրանազանցութիւն. թերութիւն, պակասութիւն:

To Sin, ե, չ. Մեղանչել, յանցանել. վրիպել, սխալել:

Since «սինս» մ. Որովհետև, քանզի, փոխանակ զի. յորմէհետէ. յառաջագոյն, նախ քան, յառաջ քան:

Since, նխ. Յայնմհետէ, յետ այնորիկ, յետոյ, զկնի, ապա:

Sincére «սինսիըր» ած. Ամբողջ, անխառն, անարատ. մաքուր, պարզ, անխառն, հարազատ. պարզամիտ, անկեղծ, հաւատարիմ, անխարդախ, ճշմարիտ, մաերիմ, հաստատուն:

Sincérely «սինսիըրլի» մ. Պարզ կամ անկեղծ մտօք, միամիտ սրտիւ, սերտիւ, աննենգ:

Sincéreness, Sincérity «սինսիըրնէս, սինսէրիթի» գ. Անկեղծութիւն, պարզմտութիւն, աննենգութիւն, մտերմութիւն, հաւատարմութիւն: [կալ:

Síndon «սինտըն» գ. Սինդոն, պատանաւ

Sine «սայն» գ. Ծոց (անկեան՝ ըստ երկրաչափից):

Sínecure «սայնիքիուր» գ. Թոշակ առանց վաստակոց կամ խնամակալութեան:

Sínew «սինիու» գ. Ջիլ. նեարդ. զօրութիւն, ոյժ, ամրութիւն, մնդութիւն. մըկան ջլաց:

Sínewed «սինիուտ» ած. Հաստաջիլ, կորովի. քաջ, զօրաւոր, պինդ, հաստատուն:

Sínewshrunk «սինիուշրընք» ած. Որոյ ջիլք կարկամեալ են կամ կծկեալ (ձի):

Sínewy «սինիուի» ած. Ջղային, ջղալից. հաստաջիլ, կորովի, քաջ, զօրաւոր:

Sínful «սինֆուլ» ած. Մեղաւոր, յանցաւոր, պատժապարտ, անիրաւ:

Sínfully «սինֆուլլի» մ. Մեղօք, յանցանօք, չարեօք, չարաչար, յանիրաւի:

Sínfulness «սինֆուլնէս» գ. Մեղանչականութիւն, մեղք, չարութիւն, յանցաւորութիւն:

To Sing «սինկ» բ, չ. Երգել, նուագել. խօսել (հաւուց). հնչել, ճնչել. քերթողաբանել:

To Sing, բ, ն. Երգել, ներբողել. գովել, հռչակել, պատմել. նուագել:

To Singe «սինճ» բ, ն. Այրել, կիզուլ, հոտոտել 'ի հուր, բոցակիզել, խանձողել:

Sínger «սինկըր» գ. Երգիչ, գուսան, երգեցիկ, վարձակ:

Síngingmaster «սինկինկմասթըր» գ. Երաժիշտ, ուսուցիչ երգոց:

Síngle «սինկըլ» ած. Միակ, մի միայն. անհատ, մասնաւոր. պարզ. միայնակ, առանձին, միայն. ամուրի, անկին. առատ, մաքուր, անարատ: – fight, մենամարտութ:

To Síngle, բ, ն. Որոշել, զատանել, մեկնել, մեկուսացուցանել:

Síngleness «սինկըլնէս» գ. Պարզութիւն, միութիւն. պարզմտութիւն, անկեղծութիւն, միամտութիւն:

Síngly «սինկլի» մ. Մի առ մի, մի ըստ միոջէ. առանձինն, ինքնին, անձամբ, միայնակ. պարզմտութեամբ, պարզ մտօք, միամիտ սրտիւ:

Síngular «սինկիուլըր» ած. Պարզ, միակ. եզակի կամ եզական (ըստ քերականաց). մասնաւոր, առանձին. չնաշխարհիկ, ընտիր, գերազանց, տարօրինակ, անհամեմատ, անզուգական:

Singulárity «սինկիուլէրիթի» գ. Առանձնաւորութիւն, յատկութիւն. մասնաւորութիւն. առանձնաշնորհութիւն, պատիւ առանձին. եզականութիւն, զանազանիլն յայլոց:

To Síngularize «սինկիուլըրայզ» բ, ն. Եզական առնել:

Síngularly «սինկիուլըրլի» մ. Եզականապէս, առանձինն:

Síngult «սինկըլթ» գ. Հեծութիւն, հառաչանք, կոծ:

Sínister «սինիսթըր» ած. Ձախող, աջեակ, ձախակողմեան. չար, թիւր, վնասակար, վատթար. ձախորդ, թշուառ, հակառակ, անյաջող, չարագուշակ:

Sínistrous «սինիսթրըս» ած. Ձախող, անհեթեթ, այլանդակ:

Sínistrously «սինիսթրըսլի» մ. Ի ձախակողմն, յահեակ. ձախողակի, չարաչար, այլանդակս:

Sink «սինք» գ. Ջրանցիկք աղտեղութեց, լուալիք. խոհերք:

To Sink, բ, ն. Ընկղմել, սուզել, խորասոյզ առնել. արկանել, իջուցանել. փորել, բրել. ճնշել, նուաճել, նկուն առնել, հարստահարել. կործանել, տապալել. նուազեցուցանել. վատթարացուցանել. ծածկել, թագուցանել, խորել:

To Sink, բ, չ. Ընկղմիլ, սուզանիլ, խորասոյզ լինել. անկանիլ, իջանել. մտանել, անցանել, թափանցել. խոնարհիլ, հարթահաւասար լինել, կործանիլ. խորանալ, փապարիլ, հարստահարիլ, նուաճիլ, նկուն լինել. ապաւորիլ, խորամուխ լինել, 'ի խորս մտանել. անկանիլ, նուազիլ, պակասիլ, վատթարանալ, կորնչիլ:

Sínless «սինլէս» ած. Անմեղ, անմեղանչական, անպարտ. առանց յանցանաց, մաքուր, անարատ:

Sínlessness «սինլէսնէս» գ. Անմեղութիւն, անմեղանչականութիւն, ազատութիւն 'ի պարտեաց կամ 'ի յանցանաց:

Sínner «սիննըր» գ. Մեղաւոր. յանցաւոր, վնասակար, պատժապարտ:

Sinóffering «սինօֆֆըրին» գ. Զոհ կմ քաւութիւն վասն մեղաց:

Sínoper, Sínople «սինօփըր», «սինօփըլ» գ. Սուսր:

To Sínuate «սինիուէյթ» բ, ն. Կորացուցանել, թեքել:

Sinuátion «սինիուէյշըն» գ. Կորութիւն, թեքութիւն:

Sínuous «սինիուըս» ած. Կոր, թեքեալ, աղեղնաձև, ծոցաւոր:

Sínus «սայնըս» գ. Ծոց կամ նեղուց ծովու:

Sip «սիփ» գ. Ումպ մի:

To Sip, բ, ն. Ըմպել ումպ առ ումպ. ըմպել սակաւուք. ձգել, ծծել:

To Sip, բ, չ. Ըմպել սակաւուք, ճաշակել:

Síphon «սայֆըն» գ. Սիփոն, խողովակ ինչ:

Sípper «սիփփըր» գ. Որ ըմպէ սակաւուք կամ ճաշակէ:

Síppet «սիփփիթ» գ. Պատառ հացի թըրջեալ:

Sir «սըր» գ. Տէր, պարոն, ասպետ, սեպուհ. մասն ինչ մսոյ եզին:

Sire «սայր» գ. Հայր (ըստ բանաստեղծից). հայր (կենդանեաց կամ անասնոց): Grand –, հաւ, պապ:

Síren «սայրէն» գ. Համբարու, յուշկապարիկ:

Siríasis «սիրայէսիս» գ. Ջերմութիւն գագաթան գլխոյ 'ի տապոյ արևու:

Sírius «սիրիըս» գ. Շնիկ աստղ:

Sirócco «սիրօքքօ» գ. Հողմն հարաւային արևելեան:

Sírrah «սէրրէ» գ. Չար, անզգամ, խեւ, ստահակ (բառ կշտամբանաց):

Sírop, Sírup «սըրըփ» գ. Շարաբ, օշարակ:

Síruped «սըրըփթ» ած. Անուշակ կմ քաղցր իբրև շարապ, շարապահամ:

Sírupy սըրըփի ած. Շարաբային, շարաբանման։

Sise սայզ. Տես Assize.

Síster սիսթըր գ. Քոյր. հարազատ. քոյր հօրեղբօր, միաբանուհի։ — -in-law, քոյր առն կամ կնոջ, քենի։ — hood, քրոջութիւն. բազմութիւն քերց. համակրօն միաբանուհիք։

Sísterly սիսթըրլի ած. Իբրեւ զքոյր, որպէս արժանն է քեռ։

To Sit սիթ բ, չ. Նստել, բազմիլ, հանգչել. զալել, գագարել. կալ, մնալ, բնակել. ծանրանալ 'ի վերայ. նստիլ 'ի վերայ, թխսել, ածել զձուս. յարմարիլ, պատշաճիլ, պատկանիլ. գնիլ. վիճակիլ. գումարիլ, ժողովիլ։ — down, բազմիլ, նստիլ. նըստիլ առ, պաշարել. հանգչել, շատանալ, հաւանիլ. կալ, մնալ, գագարել, բնակել։ — out, աղատիլ, դատարկանալ, պարապիլ, գագարիլ։ — up, յառնել, կանգնիլ. արթուն կալ, հսկել, ոչ ննջել։

To Sit, բ, ն. Դնել, բազմեցուցանել, հանգուցանել։

Site սայթ գ. Դիրք, կայք, դրութիւն։

Sítfast սիթֆէսթ գ. Ուռոյցք ինչ 'ի թիկունս երիվարի։

Sith սիթհ մ. Քանզի, փոխանակ զի։

Sithe սայթհ գ. Մանգաղ, գերանդի։

Sítter սիթթըր գ. Որ նստի կամ բազմի. որ թխսէ կամ ածէ զձուս։

Sítting սիթթինկ գ. Նիստ, նստիլն. նիստ առաջի նկարչի. նիստ, գումարումն, ժողով. շարունակութիւն, կարգ. պարապումն. թխսումն։

Sítuate, Sítuated սիթիուէյթ, սիթիուէյթէտ ած. Կարգեալ, եդեալ, հաստատեալ, զետեղեալ։

Situátion սիթիուէշըն գ. Դիրք, դրութիւն. վիճակ, հանգամանք։

Six սիքս ած. Վեց։ To be at – and seven, շփոթիլ, խառն 'ի խուռն լինել, գնալ յանկարգութիւն։

Síxpence սիքսփէնս գ. Կէս շիլին (դրամ անգղիացւոց, որ է 60 հր.)։

Sixscóre սիքսսքօր ած. Հարիւր եւ քսան, վեցկին քսան։

Sixteén սիքսթին ած. Վեշտասան։

Sixteénth սիքսթինթհ ած. Վեշտասաներորդ։

Sixth սիքսթհ ած. Վեցերորդ։

Sixth, գ. Վեցերորդ մասն։

Síxthly սիքսթհլի մ. Վեցերորդ։

Síxtieth սիքսթիէթհ ած. Վաթսներորդ։

Síxty սիքսթի ած. Վաթսուն։

Sízar, Sízer սայզըր գ. Կարգ ինչ աշակերտաց 'ի համալսարանի։

Size սայզ գ. Հասակ, մեծութիւն, չափ, կշիռ, քանակ, ստուարութիւն. երկայնութիւն. վիճակ, հանգամանք. սոսինձ։

To Size, բ, ն. Չափել, կշռել. կարգել, սահմանել, չափ դնել. սոսնձել, մածուցանել։

Sízed սայզտ ած. Քանակաւոր, որ ունի չափ կամ մեծութիւն։

Sízeable սայզէպլ ած. Չափաւոր, բարեչափ, համեմատ։

Síziness սայզինէս գ. Խժային հանգամանք, կաւակնութիւն։

Sízy սայզի ած. Մածուցիկ, խժային, կաւական, թանձր։

Skáddle սքէտըլ գ. Վնաս, զեան։

Skáddons սքէտընս գ. Ծնունդք մեղուաց։

Skáinsmate սքէյնսմէյթ գ. Ընկերակից, ճաշակից, խրախճանակից։

Skate սքէյթ գ. Ձուկն ինչ. հողաթափ սահելոյ 'ի վերայ սառին։

To Skate, բ, չ. Սահել, սայթաքել հողաթափիւ 'ի վերայ սառին։

Skáter սքէյթըր գ. Որ սահի հողաթափիւ 'ի վերայ սառին։

Skean սքին գ. Սուր կամ դանակ ինչ։

Skeg սքէկ գ. Շլոր վայրի։

Skégger սքէկըր գ. Ձուկն ինչ։

Skein սքէյն գ. Կարժ կամ կծիկ։

Skéleton սքէլէթըն գ. Կմախք, ոսկերոտի. յօդուածք կամ գլխաւոր մասունք։

Skéllum սքէլըմ գ. Անզգամ, չարագործ, նենգաւոր։

Skep սքէփ գ. Կողով ինչ կամ սակառի։

Sképtic սքէփթիք գ. Սկեպտիկեան, որ երկբայի զամենայնէ։

Sképtical սքէփթիքէլ ած. Սկեպտիկեան, կասկածոտ։

Sképticism սքէփթիսիզմ գ. Սկեպտիկեան աղանդ, տարակոյս զամենայնէ։

Sketch սքէչ գ. Գծագիր, նախագիծ, ուրուական, արուձանակ։

To Sketch, բ, չ. Գծագրել, ստուերագրել, յօրինել զուրուականն կամ զնախագիծն։

Skéwer սքիուըր գ. Փոքրիկ շամփուր կամ սլաք։

To Skéwer, բ, ն. Ի շամփուր կամ 'ի սլաք հարկանել։

Skiff սքիֆ գ. Նաւակ, կուր, մակոյկ։

Skílful սքիլֆուլ ած. Հմուտ, վարժ, տեղեակ, կիրթ, բանիբուն, հանճարեղ, իմաստուն, ճարտար, յաջողաձեռն։

Skílfully սքիլֆուլլի մ. Հմտաբար, ճարտարութեամբ, ճարտար։

Skílfulness սքիլֆուլնէս գ. Հմտութիւն, արուեստ, հնարագիտութիւն, ճարտարութիւն։

Skill ըսքիլ գ. Հմտութիւն, տեղեկութիւն, գիտութիւն, յաջողակութիւն, հնարք, արուեստ, հնարագիտութիւն, ճարտարութիւն:

To Skill, բ, չ. Հմտանալ, ներակրթիլ, վարժ կամ մակացու լինել:

Skílled ըսքիլտ ած. Հմուտ, քաջավարժ, փորձ, բանիբուն, կրթեալ:

Skílless ըսքիլլէս ած. Անհմուտ, անվարժ, տգէտ, անհանճար:

Skíllet ըսքիլլէթ գ. Սան կամ կաթսայ փոքրիկ:

To Skim ըսքիմ բ, ն. Ի բաց առնուլ ըզփրփուր կամ զճենճեր. քերել առ, քերել կամ զերեսօքն անցանել:

To Skim, բ, չ. Քերել առ, վեր 'ի վերոյ կամ հարեւանցի անցանել:

Skímbleskamble ըսքիմպըլըսքէմպըլ ած. Վտարանդի, մոլորեալ, թափառական, վայրի:

Skímmer ըսքիմմըր գ. Պարզուտ, քամոց փրփրոյ կամ ճենճերոյ:

Skimmílk ըսքիմմիլք գ. Ճիճուկ կաթին:

Skin ըսքին գ. Կաշի, մորթ, մաշկ. խորխ. կեղեւ, պատեանք. մարմին, անձն:

To Skin, բ, ն. Մորթել, քերթել, հանել զմորթ կամ զկեղեւ. պատել մորթով կամ մաշկաւ, ողխացուցանել. պատել զերեսօք կամ վեր 'ի վերոյ:

Skínflint ըսքինֆլինթ գ. Կծծի ոք:

Skink ըսքինք գ. Ըմպելի: [կել:

To Skink, բ, չ. Տալ ըմպել, մատռուա-

Skínker ըսքինքըր գ. Մատռուակ, որ արբուցանէ կամ տայ ըմպել:

Skínned ըսքինտ ած. Որ ունի կաշի կամ մաշկ, ողխացեալ:

Skínner ըսքիննըր գ. Մորթեվաճառ, մուշտակագործ:

Skínniness ըսքիննինէս գ. Ունելն մորթ՝ կաշի կամ մաշկ, նիհարութիւն:

Skínny ըսքիննի ած. Որ ունի միայն կաշի, նիհար, վտիտ:

Skip ըսքիփ գ. Ոստիւն, ընդոստումն, կայթ, վազք:

To Skip, բ, չ. Ոստնուլ, ոստոստել, կայթել, ընդոստ անցանել: To – over, հարեւանցի անցանել, թողուլ, զանց առնել:

To Skip, բ, ն. Թողուլ, զանց առնել, անցանել:

Skípjack ըսքիփճէք գ. Անօսլայ կամ չինական ոք:

Skípkennel ըսքիփքէննէլ գ. Սուրհանդակ, քաջորդ:

Skípper ըսքիփփըր գ. Նաւապետ, նաւավար, նաւաստի:

Skíppet ըսքիփփէթ գ. Նաւակ, կուր:

Skírmish ըսքէրմիշ գ. Նախամարտութիւն, սկզբնաւորութիւն մարտի. կռիւ, մարտ, հակառակութիւն:

To Skírmish, բ, չ. Կռուիլ նախամարտութեամբ կամ սակաւուք:

Skírmisher ըսքէրմիշըր գ. Նախամարտիկ, որ կռուի սակաւուք:

To Skirre ըսքէր բ, ն. Արշաւել, ընթանալ, պնդիլ զհետ:

To Skirre, բ, չ. Արշաւել, ընթանալ, վազել:

Skírret ըսքէրրէթ գ. Ջրային լախուր. անուշահամ սատկզին:

Skirt ըսքէրթ գ. Սարռատ, դրօշակ կամ տուտն հանդերձից, քղանց. ժապաւէն զգեստուց, վերջաւոր. ծայր, սպառուած, եզր, սահմանագլուխ:

To Skirt, բ, ն. Պատել, շրջապատել, պար առնուլ, բոլորել, ունել շուրջանակի:

Skíttish ըսքիթթիշ ած. Սոսկերախտրտ. երկչոտ, վեհերոտ, անարի. գեղ, խորթաբարոյ, դժպհի, անձնահաճ, յանդուգն. յեղյեղուկ, յողդողդ, դիւրափոփոխ:

Skíttishly ըսքիթթիշլի մ. Երկչոտութեա, յողդողդս:

Skíttishness ըսքիթթիշնէս գ. Երկչոտութիւն, յողդողդութիւն:

Skonce ըսքօնս. Տես Sconce.

Skreen ըսքրին գ. Խարբալ. հովանի, ծածկոյթ:

To Skreen, բ, ն. Խարբալել. հովանի լինել, ծածկել. պահել, պահպանել, պաշտպանել:

Skue ըսքիու ած. Խոտորնակ, թիւր, շեղեալ:

To Skulk ըսքըլք բ, չ. Ծածկիլ, թաքչիլ, զօղիլ:

Skull ըսքըլ գ. Գագաթն կամ սկաւառակ գլխոյ: Տես Scull.

Skúllcap ըսքըլքէփ գ. Գլխարկ կամ գըլխանոց լինչ. բոյս լինչ:

Sky ըսքայ գ. Հաստատութիւն երկնից, երկինք, օդ, եթեր, կլիմայ:

Sky'ey ըսքայի ած. Եթերական, վերին, երկնային:

Sky'colour ըսքայքըլըր գ. Գոյն կապուտակ, երկնագոյն:

Sky'coloured, Sky'died ըսքայքըլըրտ, ըսքայտայտ ած. Երկնագոյն, կապուտակ:

Sky'ed ըսքայտ ած. Պատեալ կամ պար առեալ յերկնից:

Sky'ish ըսքայիշ ած. Երկնագոյն, երկնանման:

Sky'lark ըսքայլարք գ. Արտոյտ:

Sky'light ըսքայլայթ գ. Երդ, լուսամուտ տանեաց:

Sky'rocket ըսգէյ'րօգէտ գ. Փամփուշտ հրաձիգ։

Slab ըսլէպ գ. Սեկ, կաւ, տիղմ, սղմուտ. քար տափարակ, սեղանատախտակ կձեայ։

Slab, ած. Թանձր, մածուցիկ, խաւյին, կաւական։

To Slábber ըսլէպպըր բ, չ. Ծորեցուցանել զլորձունս. հեղուլ, հոսել, թափել, ծորեցուցանել։

To Slábber, բ, ն. Թքանել, աղտեղացուցանել թքով. հոսել, թափել, հեղուլ, արկանել։

Slábberer ըսլէպպըրըր գ. Որ ծորեցուցանէ զլորձունս, ագէտ կամ յիմար ոք։

Slábby ըսլէպպի ած. Թանձրացեալ, կըռուական. խոնաւ, թրջեալ (ըստ ճամբաց)։

Slack ըսլէք ած. Թոյլ, մեղմ. ակար, կըրթուցեալ, նուաղեալ, պարտասեալ. մեղկ, պղերգ, ծոյլ, անփոյթ, յամր, դանդաղ. լոյծ։

Slack, գ. Ածուխ փոշիացեալ կամ մանրամասն։

To Slack, to Slácken, բ, չ. Յուլանալ, ծուլանալ, հեղգանալ. թուլանալ, լուծանիլ. մեղմանալ, լքանել. ակարանալ, նըւաղիլ, պարտասիլ, անկանիլ։

To Slack, to Slácken, բ, ն. Թողացուցանել, լուծանել, արձակել, թողուլ. մեղմացուցանել, զիջուցանել, ակարացուցանել. անփոյթ առնել, զանց առնել. մեղմել։

Sláckly ըսլէքլի մ. Թուլութեամբ, թուլակի, մեղմով, յուշիկ. հեղգութեամբ, պղերգութեամբ, յամր։

Sláckness ըսլէքնէս գ. Թուլութիւն. հեղգութիւն, ծուլութիւն. դանդաղութիւն, յամրութիւն. ակարութիւն։

Slag ըսլէկ գ. Կղկղանք հրահալելեայ։

Slaie ըսլէյ գ. Կկոց ոստայնանկի։

Slain ըսլէյն. Անցեալ ընդունելութիւն to Slay բային։

To Slake ըսլէյք բ, ն. Շիջուցանել, անցուցանել. մեղմել, դիւրացուցանել։

To Slake, բ, ն. Մեղմանալ, թուլանալ, մեղկանալ. զիջանիլ, անցանել։

To Slam ըսլէմ բ, ն. Սպանանել, նեղել, հարստահարել։

Slánder ըսլէնտըր գ. Զրպարտութիւն, բարուր, չարախօսութիւն, բամբասանք. յանդիմանութիւն, անարգանք, նախատինք. անուն չար։

To Slánder, բ, ն. Զրպարտել, չարախօսել, չարախօս լինել, բամբասել։

Slánderer ըսլէնտըրըր գ. Զրպարտիչ, չարախօս, բամբասող։

Slánderous ըսլէնտըրըս ած. Զրպարտիչ, չարախօս. լի զրպարտութեամբ կամ չարախօսութեամբ, զրպարտութեան, բամբասանաց։

Slánderously ըսլէնտըրըսլի մ. Զրպարտութեամբ, չարախօսութեամբ, ստութեամբ։

Slang ըսլէնկ. Կատարեալ ժամանակ to Sling բային։

Slank ըսլէնք գ. Բոյս ինչ ծովային։

Slant, Slánting ըսլէնթ, ըսլէնթին ած. Խոտորնակ, շեղեալ։

Slántly, Slántwise ըսլէնթլի, ըսլէնթուայզ մ. Խոտորնակի, կողմնակի, առ 'ի շեղ։

Slap ըսլէփ գ. Ապտակ, հարուած ձեռաց։

Slap, մ. Ապտակաւ, ուժգին հարուածով։

To Slap, բ, ն. Ապտակել, հարկանել։

Slápdash ըսլէփտէշ մկ. Միանգամայն, իսկոյն, անդէն, և ահա։

Slash ըսլէշ գ. Հարուած, վէրք. պատառուած, պատառումն, ձեղքումն։

To Slash, բ, չ. Հարկանել, վիրաւորել, պատառել. հարկանել, գանել, ձաղկել։

To Slash, բ, ն. Հարկանել, վիրաւորել։

Slatch ըսլէչ գ. Մէջ պարանի կամ մալխոյ (ըստ նաւորդաց)։

Slate ըսլէյթ գ. Քար ինչ որ դիւրաւ բաժանի 'ի թերթս։

To Slate, բ, ն. Ծածկել յարկի քարիւ կամ կղմնարաւ։

Sláter ըսլէյթըր գ. Որ ծածկէ յարկի քարիւ կամ կղմնարաւ։

Sláttern ըսլէթթըրն գ. Կին գծուծ և աղտեղի։

Sláty ըսլէյթի ած. Որ էնման յարկի քարիւ։

Slave ըսլէյվ գ. Գերի, ստրուկ, ծառայ։

To Slave, բ, չ. Աշխատ լինել, վաստակիլ, խոնջիլ, տաժանիլ։

Sláver ըսլէյվըր գ. Լորձունք, փրփուր բերանոյ։

To Sláver, բ, չ. Թքոտիլ, աղտեղիլ թըքով կամ լորձամբք. ծորեցուցանել զլորձունս, թքոտել։

To Sláver, բ, ն. Թքոտել, աղտեղել լորձամբք կամ թքով։

Sláverer ըսլէյվըրըր գ. Որ ծորեցուցանէ զլորձունս, գծուծ, աղտեղի, ախմար, բախած։

Slávery ըսլէյվըրի գ. Գերութիւն, ծառայութիւն, ստրկութիւն։

Sláughter ըսլօ'թըր գ. Սպանութիւն, ըսպանդ, զենումն, կոտորած, մահ։ — -house, սպանդանոց։ — -man, մսագործ. մարդասպան, մարդախոշոշ։

To Sláughter, բ, ն. Սպանանել, զենուլ, կոտորել, խողխողել։

Sláughterous ըսլօ'թըրըս ած. Սպանող, կոտորական, սատակիչ, մահացու։

Slávish «սլէ՛յվիշ» ած. Գերեաց, ստրկի, ծառայական, նուաստ, անազնիւ:

Slávishly «սլէ՛յվիշլի» մ. Իբրև գերի կամ ստրուկ, ծառայաբար, անարգաբար:

Slávishness «սլէ՛յվիշնէս» գ. Ստրկութի՛ն, նուաստութիւն, անարգութիւն:

To Slay «սլէյ» բ, ն. Սպանանել, զենուլ, մորթել, խողխողել, սատակել:

Sláyer «սլէ՛յըր» գ. Սպանող, սատակիչ, մարդասպան, մարդախոշոշ: [նոսր:

Sléazy «սլի՛զի» ած. Նուրբ, թեթև, ա-

Sled «սլէտ» գ. Բալխիր:

Slédded «սլէ՛տտէտ» ած. Նստեալ՝ի բալխիր:

Sledge «սլէճ» գ. Ուռն մեծ, մուրճ, բալ-խիր:

Sleek «սլիք» ած. Ողորկ, փայլուն, մա-քուր, հարթ, կակուղ, յարդարուն:

To Sleek, բ, ն. Ողորկել, փայլեցուցա-նել, կակղել, յարդարել, յօրինել:

Sleékly «սլի՛քլի» մ. Ողորկապէս, յար-դարուն:

Sleep «սլիփ» գ. Քուն, ննջ:

To Sleep, բ, չ. Ննջել, 'ի քուն լինել. հանգչել, կալ, դադարել. կալ յանհոգս, ոչ զգուշանալ. մնալ յանծանօթս, թաք-չիլ. մեռանիլ:

Sleéper «սլի՛փըր» գ. Ննջող, որ 'ի քուն լինի. քնեած, քնեայ. անգործ, դատարկ. ձուկն:

Sleépily «սլի՛փիլի» մ. Ի քուն, խոնար-հեալ 'ի քուն. յանհոգս, դատարկ. թըմ-բրութեամբ, ապշութեամբ:

Sleépiness «սլի՛փինէս» գ. Քնեածութիւն, խոնարհումն 'ի քուն կամ 'ի ննջ. թմրութի՛ն:

Sleépless «սլի՛փլէս» ած. Անքուն, աննինջ, արթուն:

Sleépy «սլի՛փի» ած. Քնեած, թմբրեալ. ննջեալ, 'ի քուն. քնաբեր, թմրեցուցիչ:

Sleet «սլիթ» գ. Անձրև ձիւնախառն:

To Sleet, բ, չ. Ձիւնախառն անձրևել:

Sleéty «սլի՛թի» ած. Ձիւնախառն անձրևայ:

Sleeve «սլիվ» գ. Թեզանիք. կծիկ մետաք-սի. ծածկոյթ. կաղամար ձուկն:

Sleéved «սլի՛վտ» ած. Թեզանաւոր:

Sleéveless «սլի՛վլէս» ած. Առանց թեզա-նեաց, անթև. սատանդական, թափառա-կան. մոլար, անատեղի, անձնանի, անհեթեթ:

Sleight «սլայթ» գ. Ճարտարութիւն, խա-բամանկութիւն, հնարք, ձեռնածութիւն, արուեստ:

Slénder «սլէ՛նտըր» ած. Նուրբ, թեթև. սթափ, կայտառ. նիհար, վտիտ, անօսր, սակաւ. փոքր, նուազ, դուզնաքեայ, փա-նաքի. սակաւապէտ, աղքատիկ, ձիգ:

Sléndcrly «սլէ՛նտըրլի» մ. Թեթևս. դուզ-նաքեայ ինն, սակաւուք, ձիգիւ:

Sléndcrness «սլէ՛նտըրնէս» գ. Նրբութիւն. թեթևութիւն. սկարութիւն. նուազու-թիւն, սակաւութիւն, փանաքութի՛ն. նի-հարութիւն. փոքրկութիւն:

Slept «սլէփթ». Կատարեալ ժամանակ to Sleep բայի:

Slew «սլիու». Կատարեալ ժամանակ to Slay բայի: [թելից:

To Sley «սլէյ» բ, չ. Խզել կամ կնճռել

Slice «սլայս» գ. Պատառ տափարակ. պա-տառ, կտոր, կտորակ, հատուած. թիակ, գործի՝ որով է ծայր տափարակ:

To Slice, բ, ն. Յօշել 'ի պատառս, հա-տանել, բաժանել 'ի մասունս. բաժանել, հատանել, զատանել, անջատել:

Slick «սլիք». Տես Sleek.

Slid «սլիտ». Կատարեալ ժամանակ to Slide բայի:

Slídden «սլի՛տտըն». Անցեալ ընդունելու-թիւն to Slide բայի:

To Slídder «սլի՛տտըր» բ, չ. Սահիլ:

Slide «սլայտ» գ. Սահումն, լպրծումն. ըն-թացք դիւրադայթ:

To Slide, բ, ն. Սահիլ, սայթաքել. վաղ կամ երագ անցանել. անցանել, գնալ. սո-ղոսկիլ, մտանել. գլթել, սխալել, անկանիլ. գողգոջել: [նել:

To Slide, բ, չ. Սահիլ, սողոսկիլ, անցա-

Slíder «սլա՛յտըր» գ. Որ սահի կամ սայ-թաքէ:

Slight «սլայթ» ած. Թեթև, անազնիւ, չնչին, մանր, դուզնաքեայ, փանաքի. սակաւ, խախուտ, անհաստատ. անփոյթ, հարևանցի, վեր 'ի վերոյ. թեթևամիտ, անմիտ. նուրբ, կակուղ, փափուկ:

Slight, գ. Արհամարհութիւն, զանցա-ռութիւն. ճարտարութիւն, արուեստ, հնարք, ձեռնածութիւն: Տես Sleight.

To Slight, բ, ն. Արհամարհել, սոսն-գանել, առ ոչինչ գրել. զանց առնել, ան-փոյթ լինել. քանդել, կործանել: — over, զանց կամ անփոյթ առնել, հարևանցի կամ վեր 'ի վերոյ կատարել:

Slíghter «սլա՛յթըր» գ. Սոսնգանող, ար-համարհող, որ առ ոչինչ գրէ:

Slíghtingly «սլա՛յթինկլի» մ. Սոսնգանելով, արհամարհանօք, առ ոչինչ գրելով:

Slíghtly «սլա՛յթլի» մ. Յանհոգս, հարևան-ցի, վեր 'ի վերոյ. առ ոչինչ գրելով. յում-պէտս, չարաչար, վատթարագոյն. թու-լակի, թուլութեամբ, անհաստատ:

Slíghtness «սլա՛յթնէս» գ. Թուլութիւն, սկարութիւն. արհամարհութիւն, զան-ցառութիւն:

Slíly «սլա՛յլի» մ. Խորամանկութեամբ, ճար-տարութեամբ, հնարիւք, գաղտագողի:

Slim «սլիմ» մ. Նուրբ, նիհար, երկայնաձև:

Slime «սլայմ» գ. Կաւ, շաղախ. ձիւթ, տիղ:

Slíminess «սլայմինէս» գ. Խժային կամ ստ. ղային համգամանք, կռուականութիւն:

Slímy «սլայմի» ած. Կաւոտ, գայուալից, տղմալից. խժային, կռուական, մածուցիկ:

Slíness «սլայնէս» գ. Ճարտարութիւն, հը. նարք, արուեստ, խորամանկութիւն:

Sling «սլինկ» գ. Պարսատիկ. հարուած, ձգումն. երիզ կամ կապ ինչ:

To Sling, բ, ն. Պարսել, պարսաքարել. ընկենուլ, արձակել, հարկանել. կախել. ձգել կամ քարշել պարանաւ:

Slínger «սլինկըր» գ. Պարսիչ, պարսաւոր:

To Slink «սլինք» բ, չ. Խոյս տալ, փախ. չել, խոտորիլ, մեկնիլ:

To Slink, բ, ն. Վիժել, անցուցանել:

Slip «սլիփ» գ. Սահումն, անկումն, գլո. րումն, գայթակղութիւն, սխալանք, մո. լորութիւն, վրիպակ, յանցանք. հատուած, պատառ. բողբոջ, շառաւիղ, ոստ, բարու. նակ. փոկ կամ տոռն շան. խուսափումն, փախուստ. երկայն և նեղ ինչ:

To Slip, բ, չ. Սահիլ, սայթաքել. ան. կանիլ, հոսել, թօթափիլ. զերծանիլ, խու. սափել, փախչել, մեկնիլ. սողոսկիլ, մոռա. նալ. անցանել, ելանել, գնալ. մոլորիլ, սխալել, յանցանել. անկանիլ կամ սլրծա. նիլ յուշոյ յիշատակաց, 'ի մոռացօնս ան. կանիլ:

To Slip, բ, ն. Թողուլ 'ի ձեռանէ, թոյլ տալ, զերծուցանել, կորուսանել. հատա. նել, թափել, հանել. թողացուցանել, ար. ձակել. խոյս տալ, զերծանիլ. 'ի բաց ըն. կենուլ. զանց առնել, թողուլ:

Slípboard «սլիփպօրտ» գ. Տախտակ խաղա. վահաձև կամ սահուն: [կան:

Slípknot «սլիփնօտ» գ. Հանգոյց շարժա.

Slípper, Slípshoe «սլիփփըր», «սլիփշու» գ. Օգ, մուճակ, հողաթափ:

Slípperily «սլիփփըրիլի» մ. Սահմամբ, գլո. րասահ, թաւալգլոր:

Slípperiness «սլիփփըրինէս» գ. Գլորասա. հութիւն, գլորագայթութիւն, ողորկու. թիւն. յողդողդութիւն, անհաստատութիւն:

Slíppery «սլիփփըրի» ած. Սահուն, լպրը. ծուն, ողորկ. գլորասահ, գլորագայթ. դժուարին առ 'ի ըմբռնել. յողդողդ, ան. հաստատ. անստոյգ, վաղանցիկ, փոփոխա. կան. անմաքուր, բղջախոհ:

Slíppy «սլիփփի» ած. Սահուն, գլորասահ:

Slípshod «սլիփշօտ» ած. Որ գնայ կոխելով զկրունկն հողաթափին:

Slípslop «սլիփսլօփ» գ. Ըմպելի անպիտան:

Slish «սլիշ». Տես Slash.

Slit «սլիտ» գ. Հատուած ընդ երկայն, հա. տուած, ճեղքուած, պատառուած:

To Slit, բ, ն. Հատանել ընդ երկայն, ճեղքել, պատառել, հերձանել:

To Slive, to Slíver «սլայվ», «սլայվըր» բ, ն. Հատանել ընդ երկայն մասունս, պատառ. ռել. հատանել:

Slíver «սլայվըր» գ. Հատուած, կտրօն, պատառ. ճիւղ հատեալ 'ի ծառոյ:

Sloats «սլօտս» գ. Յենարանք յատակի սայլին:

Slóbber «սլօպպըր». Տես Slaver.

To Slock «սլօք» բ, չ. Ճիչուցանել, անցու. ցանել. խոտորեցուցանել:

Sloe «սլօ» գ. Ճլոր վայրենի:

Sloop «սլուփ» գ. Նաւ փոքրիկ կամ նա. ւակ ինչ:

Slop «սլօփ» գ. Լայն և երկայն անդրավար. տիք, մոլի:

Slop, գ. Ըմպելի գարշահոտ կամ զը. զուելի:

To Slop, բ, ն. Զեղխութեամբ կամ յան. չափս ըմպել:

Slope «սլօփ» ած. Խոտորնակման, խոնար. հեալ, զառ 'ի վայր:

Slope, գ. Խոտորնակութիւն, շեղումն, խոնարհումն. զառ 'ի վայր, էջք:

Slope, մ. Խոտորնակի, առ 'ի շեղ, ընդ զառ 'ի վայր:

To Slope, բ, ն. Խոնարհեցուցանել, հա. կել, շեղել, թեքել:

To Slope, բ, չ. Խոնարհիլ, իջանել, շե. ղիլ, խոտորիլ, թեքիլ, կախիլ, լինել զառ 'ի վայր:

Slópeness «սլօփնէս» գ. Զառ 'ի վայր, էջք:

Slópewise «սլօփուայզ» մ. Զառ 'ի վայր, ընդ զառ 'ի վայր: ['ի շեղ:

Slópingly «սլօփինկլի» մ. Զառ 'ի վայր, առ

Slóppy «սլօփփի» ած. Գիճին, խոնաւ, տըղ. մասիկ: [ծեման:

Slot «սլօտ» գ. Հետք եղջերուի կամ այ.

To Slot, բ, ն. Ուժգին հարկանել:

Sloth «սլօթհ» գ. Յուլութիւն, դանդաղու. թիւն, յամրաշարժութիւն. հեղգութիւն, ծուլութիւն, դատարկութիւն. կենդանի ինչ յամրաշարժ:

Slóthful «սլօթհֆուլ» ած. Յոյլ, յամր, յա. մրաշարժ, դանդաղկոտ, ծոյլ, ալերդ, դա. տարկակեաց:

Slóthfully «սլօթհֆուլլի» մ. Յամր, դան. դաղանօք, ծուլութեամբ, ալերդաբար:

Slóthfulness «սլօթհֆուլնէս» գ. Յուլութի, ծուլութիւն, վատութիւն:

Slouch «սլաուչ» գ. Անկիրթութի, հայելն ընդ երկիր. անկիրթեալ, ախտը, անկեալ երեսօք:

To Slouch, բ, չ. Կորանալ, հայիլ ընդ երկիր:

Slough սլաու գ. Աղտիւր, մօրատ, ճախին, ճահիճ, տղմուտ:

Slough սլըֆ գ. Խորխ օձի. կեղ վիրաց:

Slóughy սլաուի ած. Տղմալից, ճախճախուտ:

Slóven սլըվն գ. Գծուծ կին աղտեղի ոք:

Slóvenliness սլըվնլինէս գ. Գծծութիւն, աղտեղութիւն, գարշութի: [աղտեղի:

Slóvenly սլըվնլի ած. Գծուծ, գարշելի,

Slóvenly, մ. Գծծաբար, աղտեղութբ:

Slóvenry սլըվնրի գ. Գծծութիւն, աղտեղութիւն, գարշութիւն:

Slow սլօ ած. Յամր, դանդաղ, յուշիկ, մեղմ. անագան. ծանր, ծանրաշարժ. ծանրալեզու. ծանրալուր. ալեւոր, հեզգ, անփոյթ. աղուշ, թանձրամիտ, բթամիտ:

Slówly սլօլի մ. Յամր, յուշիկ, դանդաղանօք. անագան. առ սակաւ սակաւ. մեղմով. ծանուծու:

Slówness սլօնէս գ. Դանդաղութի, յամրաշարժութի. խստութի, թանձրութի. յապաղումն. հեզգութիւն, ալեւորութի:

Slówworm սլօուըրմ գ. Զեռուն ինչ թունաւոր:

To Slúbber սլըպպըր բ, ն. Աղճատել, եղծանել, վեր 'ի վերոյ գործել, ժամանաճառ լինել. աղտեղել, արատաւորել. հարեանցի կամ գեղջկօրէն ծածկել:

Slúbberdegullion սլըպպըրտիկըլիըն գ. Խառնագնաց կամ չարաչուք ոք:

Sludge սլըճ գ. Տիղմ, շաղախ, կաւ, գայռ:

Slug սլըկ գ. Բնեած, դատարկապորտ կամ գործաւեաց ոք. արգել, խափան, խըխունջն ինչ. գնտակ ինչ հրացանի:

To Slug, բ, չ. Յուլանալ, հեղգանալ, դանդաղիլ, յօրանալ, դատարկակեաց կամ գործաւեաց լինել:

Slúggard սլըկկըրտ գ. Դատարկակեաց, գործաւեաց, քնեած, ալեւոր, դանդաղ, յոյլ:

To Slúggardize սլըկկըրտայզ բ, ն. Յուլացուցանել, ալեւորացուցանել, դատարկակեաց գործել:

Slúggish սլըկկիշ ած. Յոյլ, դանդաղ, ալեւոր, քնեած, թմբրեալ, գործաւեաց, պարապորդ:

Slúggishly սլըկկիշլի մ. Յուլութեամբ, հեզգաբար, յամր:

Slúggishness սլըկկիշնէս գ. Յուլութի, ալեւորութիւն, դանդաղութիւն, դատարկակեցութիւն, քնեածութիւն:

Sluice սլիուս գ. Սահանք, պատուհանք:

To Sluice, բ, ն. Սահանաւք հոսել, յորդել, վեղանիլ, հեղուլ:

Slúicy սլիուսի ած. Յորդահոսան:

Slúmber սլըմպըր գ. Նիրհ, թմրութիւն. քուն, ննջ, հանգիստ քնոյ:

To Slúmber, բ, ն. Նիրհեցուցանել, ննջեցուցանել. թմրեցուցանել, ընդարմացուցանել:

To Slúmber, բ, չ. Նիրհել, ղքնով անկանիլ, թմրիլ. ննջել, 'ի քուն լինել:

Slúmberous, Slúmbery սլըմպըրըս, սլըմպըրի ած. Քնաբեր, թմրեցուցիչ. ղքնով անկեալ, թմբրեալ:

Slung սլըն. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Sling բայի:

Slunk սլընք. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Slink բայի:

Slur սլըր գ. Խաղ, այպանումն, կատականք, արատ, կեղտ անուն:

To Slur, բ, ն. Աղտեղել, ապականել. խաղ առնել, քամահել. զանց առնել, առ ոչինչ գրել. խաբել, պատրել:

Slut սլըտ գ. Կին աղտեղի. կին անարգ:

Slúttery սլըտտըրի գ. Գծծութիւն կամ աղտեղութիւն (կնոջ):

Slúttish սլըտտիշ ած. Գծուծ, աղտեղի, գարշելի, անմաքուր:

Slúttishly սլըտտիշլի մ. Գծծութեամբ, աղտեղութեամբ, գարշութեամբ:

Slúttishness սլըտտիշնէս գ. Գծծութի, աղտեղութիւն, զազրութիւն:

Sly սլայ ած. Խորամանկ, նենգաւոր, չարարուեստ, ճարտար:

Smack սմէք գ. Ճաշակ, համ. սակաւուք հմտութիւն. եղանակ, հանգամանք, որպիսութիւն, քիմք. ախորժ, ախորժակ. շաչիւն շրթանց. համբոյր մեծաձայն կամ ախորժանօք. նաւակ ինչ:

To Smack, բ, չ. Ունել ճաշակ կամ համ. ունել սակաւ ինչ տեղեկութիւն կամ ծանօթութիւն. շառաչմամբ կամ ախորժանօք ճաշակել կամ համբուրել:

To Smack, բ, ն. Համբուրել. ձայն արձակել, շաչել:

Small սմօլ ած. Փոքր, փոքրիկ. խուն, սուղ, նուազ, սակաւ. նուրբ, մանր. դուզնաքեայ, թեթև, չնչին, անպիտան. թոյլ, տկար:

Small, գ. Նրբագոյն մասն սրունից: --coal, մանր ածուխ: --craft, նաւ փոքրիկ: --pox, ծաղիկ (ախտ):

Smállage սմօլլէճ գ. Նեխուր:

Smállness սմօլնէս գ. Փոքրկութիւն. նուազութիւն, թեթևութիւն, նրբութի. տկարութիւն, թուլութիւն:

Smálly սմօլլի մ. Փոքու նիւ, սակաւուք, նուազ, սակաւ:

Smalt սմօլտ գ. Կապոյտ:

Smáragdine ըսմէրէկտին ած. Զմրխտագոյն, յօրինեալ 'ի զմրխտոյ:

Smart ըսմա՛րթ գ. Սաստկագոյն կամ անհնարին ցաւ. վիշտ, նեղութիւն:

Smart, գ. Պճնասպանջ կամ խրոխտապանծ ոք (ըստ ռամկաց):

Smart, ած. Սաստիկ, անհնարին, սայրասուր, կսկծեցուցիչ, տանջողական. աշխոյժ, ազդու, զօրաւոր, կորովի, հանճարեղ. արագ, գերապատրաստ:

To Smart, բ, չ. Սաստիկ ցաւիլ. ցաւիլ, նեղիլ, վշտանալ, տագնապիլ:

Smártly ըսմա՛րթլի մ. Սաստիկ, ուժգին, յանհնարինս. արագ, ազդու, հանճարեղ, ճարտարմտութեամբ:

Smártness ըսմա՛րթնէս գ. Սաստկութիւն, բռնութիւն. աշխոյժք, հանճար, կորովութիւն, արագութիւն, ճարտարմտութիւն, ազդուութիւն:

Smatch ըսմէչ գ. Ճաշակ, սակաւամասն տեղեկութիւն. թռչուն ինչ:

Smátter ըսմէթթըր գ. Անկատար գիտուն:

To Smátter, բ, չ. Ունել ճաշակ ինչ, տեղեակ լինել սակաւուք. հարևանցի ևեթ կամ անհմտաբար խօսել, շաղակրատել:

Smátterer ըսմէթթըրըր գ. Որ ունի միայն զճաշակ գիտութեան, որ հարևանցի ևեթ գիտէ:

To Smear ըսմիր բ, ն. Շաղախել, օծանել, ծեփել. աղտեղել, ապականել:

Smeáry ըսմիրի ած. Շաղախեալ, օծեալ, ծեփեալ, աղտեղի. մածուցիկ, կռուական:

Smeath ըսմիթհ գ. Թռչուն ինչ ծովային:

To Smeeth, to Smutch ըսմիթհ, ըսմըչ բ, ն. Աղտեղել կամ սևացուցանել ծխով, ծխոտել: [կան, սրբիչ:

Smégmatic ըսմէկմէթիք ած. Մաքրողա-

Smell ըսմէլ գ. Հոտառութիւն, հոտոտելիք. հոտ, բուրումն: — -feast, պատառաբոյծ, հացկատակ:

Sméller ըսմէլլըր գ. Որ հոտոտէ կամ զհոտ առնու:

Smelt ըսմէլթ գ. Ձուկն ինչ ծովու:

Smelt, Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Smell բայի:

To Smelt, բ, ն. Ձուլել, լուծանել կամ հալել զհրահալելիս:

Smélter ըսմէլթըր գ. Ձուլիչ, հալող:

To Smerk ըսմէրք բ, ն. Աշխոյժ կամ զուարթ լինել, կաթոգնիլ:

Smérky, Smirk ըսմէրքի, ըսմըրք ած. Աշխոյժ, զուարթ, կայտառ, խնդալից, կաթոգին:

Smérlin ըսմէրլին գ. Ձուկն ինչ:

Smícket ըսմիքէթ գ. Ներքին զգեստ կամ պատմուճան ինչ կանանց:

Smile ըսմայլ գ. Ժպիտ, ժպտումն. ծիծաղ. խնդութիւն, զուարթութիւն, ուրախութիւն:

To Smíle, բ. չ. Ժպտիլ. ծիծաղիլ. խընդալ, զուարճանալ. նպաստել, շնորհս առնել, յաջողել:

Smílingly ըսմայլինկլի մ. Ժպտելով, զըւարթադէմ, զուարթերես, խնդալից:

To Smirch ըսմըրչ բ, ն. Մածկել, մթագնել, աղտեղել, ապականել:

To Smirk ըսմըրք բ, ն. Հայել կաթոգին կամ զուարթերես, կաթոգնել, խանդաղատիլ:

Smit ըսմիթ. Անցեալ ընդունելութիւն to Smite բայի:

To Smite ըսմայթ բ, ն. Հարկանել, բաղխել, ծեծել. սպանանել, սատակել. սանձել, պատժել, խրատել. հարկանել կամ ունել (սիրոյ զսիրան):

To Smite, բ, չ. Հարկանիլ, բաղխիլ:

Smíter ըսմայթըր գ. Հարկանող:

Smith ըսմիթհ գ. Դարբին. դասակ, հնարիչ: — craft, դարբնութիւն:

Smíthery ըսմիթհըրի գ. Դարբնոց:

Smíthing ըսմիթհինկ գ. Դարբնութիւն:

Smíthy ըսմիթհի գ. Դարբնոց:

Smitten ըսմիթթըն. Անցեալ ընդունելութիւն to Smite բայի:

Smock ըսմօք գ. Շապիկ կանանց:

Smóckfaced ըսմօքֆէյսթ ած. Որ ունի կանացի կամ այլազգունեալ դէմս:

Smoke ըսմօք գ. Ծուխ:

To Smoke, բ, չ. Ծխել, ծխիլ, ծուխ արձակել. բորբոքիլ, վառիլ. կայծակունս թօթափել կամ ցանել փոշի յընթանալն ուժգին. զգալ, զհոտ առնուլ. ձգել ըզծխախոտ. տանջիլ, պատժիլ:

To Smoke, բ, ն. Ծխոտել, ծխել, չորացուցանել ծխով. զգալ, իմանալ, գիտել, դատանել. ծիծաղիլ, ծաղր առնել, կատակել:

To Smoke-dry ըսմօք-տրայ բ, ն. Չորացուցանել ծխով:

Smóker ըսմօքըր գ. Որ ծխոտէ կամ չորացուցանէ ծխով. որ ձգէ զծխախոտ:

Smókeless ըսմօքլէս ած. Անծուխ:

Smóky ըսմօքի ած. Ծխեալ, ծխոտեալ, ծխալից. ծխաշունչ, որ ծուխ արձակէ. ծխանման:

Smooth ըսմուտհ ած. Ողորկ, հարթ, տափարակ. լերկ, ոչ թաւամազ, կարճահեր. դիւրին, հեշտին, դիւրագնացի. հանդարտ, հեզլիկ, մեղմ, ողոք, քաղցր, համեղոյր, անուշակ. մաքուր, փայլուն, յղկեալ. փափուկ, քնքուշ: — -faced, քաղցրահայեաց, հեզահամբոյր դիմօք:

To Smooth, բ, ն. Յղկել, հարթել. կակղել, մեղմացուցանել. դիւրել, դիւրացուցանել. ամոքել, քաղցրացուցանել. սեթեւեթել, պատրուակել. հանդարտել, խաղաղացուցանել. ողոքել, համոզել, փաղաքշել, հրապուրել:

To Smoóthen ըսմու՛թհըն բ, ն. Յղկել, հարթել:

Smóothly ըսմու՛թհլի մ. Ողորկապէս, հարթ հաւասար. հեզիկ, մեղմով, քաղցրութեամբ. դիւրեաւ, հեշտեաւ. ողոք բանիւք, քաղցրաբանութեամբ:

Smóothness ըսմու՛թհնէս գ. Ողորկութիւն, հարթութիւն, դիւրութիւն. հանդարտութիւն, հեզութիւն. քաղցրութիւն, փափկութիւն:

Smote ըսմո՛թ. Կատարեալ ժամանակ to Smite բայի:

Smóther ըսմը՛թհըր գ. Հեղձումն կամ շնջումն. ծուխ:

To Smóther, բ, ն. Հեղձուցանել, հեղձամղձուկ առնել. շնջուցանել, խափանել, թագուցանել. տանջել կամ հեղձուցանել ծխով:

To Smóther, բ, չ. Հեղձանիլ, հեղձամղձուկ լինել, ծխիլ. շնջանիլ, բռանիլ, ծածկիլ:

Smóuldering, Smóuldry ըսմո՛լտըրին, ըսմո՛լտրի ած. Հեղձուցիչ, որ ծուխ արձակէ:

Smug ըսմը՛կ ած. Պճնապաճոյճ, յարդարուն, յօրինեալ:

To Smúggle ըսմը՛կըլ բ, ն. Փախուցանել զվաճառս ՚ի մաքսէ:

Smúggler ըսմը՛կլըր գ. Մաքսանենգ:

Smúggling ըսմը՛կլին գ. Մաքսանենգութիւն:

Smut ըսմը՛թ գ. Բիծ, արատ, աղտեղութիւն, սեւութիւն, մեղծ. ժանգ արմտեաց. պագշոտութիւն, զազրութիւն, յայրատութիւն:

To Smut, բ, ն. Մրոտել, աղտեղել, ապականել, արատաւորել, սեւացուցանել. հարկանել ժանգով զարմտիս:

To Smut, բ, չ. Ժանգահար լինել արմտեաց:

To Smutch ըսմը՛չ բ, ն. Ծխոտել, սեւացուցանել ծխով, մրոտել:

Smúttily ըսմը՛թթիլի մ. Սեւագոյն. գարշութեամբ, աղտեղութեամբ:

Smúttiness ըսմը՛թթինէս գ. Սեւութիւն, աղտեղութիւն. պագշոտութիւն, զազրութիւն. մեղծ, ձանձախարիթ:

Smútty ըսմը՛թթի ած. Սեւացեալ, մրոտեալ, աղտեղեալ, աղտեղի. ժանգահար, ապականեալ. զազիր, գարշ, պագշոտ, անպարկեշտ:

Snack ըսնէ՛կ գ. Մասն, բաժին:

Snácot ըսնէ՛քըթ գ. Ձուկն ինչ:

Snáffle ըսնէ՛ֆֆըլ գ. Դանդանաւանդ, սանձ:

To Snáffle, բ, ն. Սանձ կամ դանդանաւանդ արկանել, սանձել:

Snag ըսնէ՛կ գ. Ուռոյց, այտոյց, պալար. ատամն ցցուեալ արտաքս:

Snágged, Snággy ըսնէ՛կկէտ, ըսնէ՛կկի ած. Ուռուցեալ, այտուցեալ, ցցուեալ:

Snail ըսնէյլ գ. Խխունջն, կողլինջ. ծոյլ, վատ, պղերգ:

Snake ըսնէյք գ. Օձ: — -root, պլանդն, զըեւանդ (խոտ):

Snáky ըսնէ՛յքի ած. Օձային, օձանման, օձաձեւ. օձաբեր, օձալից:

Snap ըսնէփ գ. Խորտակումն, բեկումն, խզումն, ձայթիւն. կծծի կամ խորամանկ ոք. հարուած, բաղխիւն. ըմբռնումն. որս, յափշտակութիւն: — dragon, բոյս ինչ և խաղ ինչ մանկանց:

To Snap, բ, ն. Խորտակել, բեկանել, խզել. հարկանել, բաղխել. ըմբռնել, ունել, ՚ի վերայ հասանել. սաստանել, երգիծանել, յանդիմանել:

To Snap, բ, չ. Խորտակիլ, բեկանիլ, խզիլ. բաղխիլ, ընդհարկանիլ:

Snápper ըսնէ՛փփըր գ. Որ ըմբռնէ կամ որսայ, խածատիչ:

Snáppish ըսնէ՛փփիշ ած. Դեգ, ժանտ, կռուասէր, խածատիչ:

Snáppishly ըսնէ՛փփիշլի մ. Դեգութեամբ, ապառուսն:

Snáppishness ըսնէ՛փփիշնէս գ. Դեգութիւն, ժանտութիւն:

Snare ըսնէյր գ. Հալբ, թակարդ, ծուղակ, վարմ, դարան, որոգայթ:

To Snare, բ, ն. Թակարդել, արկանել ՚ի հալբս, դարանակալ լինել:

To Snarl ըսնա՛րլ բ, չ. Կրճտել զատամունս. զայրանալ, խածատել բանիւք:

To Snarl, բ, ն. Կնճռել, խառնակել, շփոթել:

Snárler ըսնա՛րլըր գ. Որ կրճտէ զատամունս կամ զայրանայ, կռուասէր:

Snáry ըսնէ՛յրի ած. Թակարդիչ, դարանակալ, որոգայթագիր:

Snast ըսնէ՛սթ գ. Պատրոյգ ճրագի:

Snatch ըսնէ՛չ գ. Յանկարծ ըմբռնումն, յափշտակութիւն, խլումն. մասն, կտոր, պատառ, հատուած. սակաւ ինչ, խուն մի. պատասխանի ընդ կատակս:

To Snatch, բ, ն. Յանկարծ ունել կամ ըմբռնել, յափշտակել, կորզել, խլել, առեալ տանել:

To Snatch, բ, չ. Ըմբռնիլ, յարիլ, կռուիլ:

Snátcher սնէչըր գ. Որ յափշտակէ կամ կորզէ։

Snátchingly սնէչինկլի մ. Յանկարծ, բռնի, յափշտակութեամբ։

To Sneak սնիք բ, չ. Յափխթերս կամ գաղտագողի գնալ, ղօղիլ, թաքչել. անկնորիլ, ամաչել։

Snéaker սնիքըր գ. Ըմպանակ ինչ։

Snéaking սնիքինկ ած. Ստորին, նուաստ, անպիտան, անարժան. կծծի, գծուծ, ռխշա։

Snéakingly սնիքինկլի մ. Նուաստաբար, անարգաբար, քծնելով. կծծութ, ռխշա։

Snéakingness սնիքինկնէս գ. Նուաստութիւն, անպիտանութիւն, անարժանութ. կծծութիւն, ուշտութիւն։ [ոք։

Snéakup սնիքըփ գ. Կծծի և չարակամ

Sneap սնիփ գ. Յանդիմանութիւն, կշտամբանք, նախատինք։

To Sneap, բ, ն. Յանդիմանել, կշտամբել. հարկանել, վնասել։

Snéer սնիր գ. Ծաղր, ծիծաղ, այպանումն, քամահանք։

To Sneer, բ, չ. Ծաղրել, ունչս առնել, անգոսնել, այպանել, ծիծաղիլ։

Snéerer սնիրըր գ. Որ ծաղրէ կամ ունչս առնէ, այպանող, արհամարհող։

Sneeze սնիզ գ. Փռնչիւն, փռնգիւն։ — wort, խոտ ինչ (փռնգացուցիչ)։

To Sneeze, բ, չ. Փռնգալ, փռնչել։

Sneth սնէթհ գ. Մեղեխ մանգաղի։

To Snícker սնիքըր բ, չ. Ծաղր արձակել, ծաղրել, ծիծաղիլ, այպանել, կատակել։

To Sniff սնիֆ բ, չ. Ձգել ընդ ռնգունս, ունչս առնել։

To Sníggle, բ, չ. Որսալ զօձաձուկն։

Snip սնիփ գ. Հատուած, կտոր, կտորակ, պատառ. մասն, բաժին։

To Snip, բ, ն. Հատանել, կտրել։

Snipe սնայփ գ. Ջրական կտցար. ձիւկան թռչուն. յիմար, տխմար, ապուշ։

Snípper սնիփփըր գ. Որ հատանէ կամ կտրէ։

Sníppet սնիփփէթ գ. Հատուած, մասն, պատառ, կտորակ, սակաւիկ մի։

Snípsnap սնիփսնէփ գ. Բանք խածատիչ, երգիծաբանութիւն։

Snível սնիվըլ գ. Խլինք։

To Snível, բ, չ. Կաթել ռնգանց. ձիչ բառնալ իբրև զմանկունս։ [տասուէ։

Sníveller սնիվըլըր գ. Որ լայ կամ ար-

Snore սնօր գ. Խորդիւն։

To Snore, բ, չ. Խորդալ։

Snórer սնօրըր գ. Որ խորդայ։

To Snort սնօրթ բ, չ. Փռնչել կամ շնչել երիվարաց։

Snot սնօթ գ. Խլինք։

Snótty սնօթթի ած. Խլնքոտ։

Snout սնաութ գ. Ցռուկ, կնճիթ. քիթ կամ ունչք մարդոյ (առ ՚ի նախատինս). բերան եղեգանց կամ խողովակաց։

Snóuted սնաութէտ ած. Որ ունի ցռուկ կամ կնճիթ։

Snow սնօ գ. Ձիւն։ — -ball, ձիւնծաղիկ (տՃ. գար չիչէ—)։ — -drift, կոյտ ձեան։ — -drop, ձիւնբեկ (ծաղիկ ինչ)։ — flake, գնդակ ձեան։ — -man, կերպարան մարդոյ ձիւնաշէն։ — -shoe, մոյկ ձեան։ — -slip, հիւս ձեան։ — -water, ձիւնաջուր։ — -white, ձիւնափայլ։

To Snow, բ, չ. Ձիւնել, ձիւնաբեր լինել, տեղալ կամ իջանել իբրև զձիւն։

To Snow, բ, ն. Արկանել կամ իջուցանել իբրև զձիւն։

Snowlike սնօլայք ած. Ձիւնանման։

Snówy սնօի ած. Ձիւնափայլ, սպիտակ իբրև զձիւն. ձիւնալից, ձիւնախառնեալ, ձիւնապատ։

Snub սնըպ գ. Ոստ (ծառոց)։

To Snub, բ, ն. Յանդիմանել, կշտամբել. հարկանել, վնասել։

To Snub, բ, չ. Հեկեկալ, հեծել։

To Snudge սնըճ բ, չ. Կալ դատարկ կամ պարապորդ, յարիլ, յենուլ։

Snuff սնըֆ գ. Խլինք. քիթ պատրուգի. ճրագ. պատրոյգ ճրագի. արհամարհութիւն, ատելութիւն, ոխակալութի. ընչադեղ։ — -box, տուփ ընչադեղոյ։

To Snuff, բ, ն. Շնչել, ձգել ընդ ռընգունս. առնուլ զհոտ, հոտոտել. զգալ. յարդարել կամ հատանել զծայր ճրագին։

To Snuff, բ, չ. Շնչել, ձգել ընդ ռընգունս. սրամտիլ, ունչս առնել, արհամարհել։

Snúffers սնըֆֆըրզ գ. Բազմակալ, յարդարիչ ճրագի։ [գունս։

To Snúffle սնըֆֆըլ բ, չ. Խօսել ընդ ռըն-

Snúffler սնըֆֆլըր գ. Ռնգախօս։

Snug սնըկ ած. Անձուկ, նեղ. կից, առընթեր. վայելուչ, յարմար, ՚ի դէպ. անծանօթ, գաղտնի, գարանեալ։

To Snug, բ, չ. Կալ առընթեր, յենուլ, յարիլ, մերձենալ։

To Snúggle սնըկկլ բ, չ. Յարիլ, մերձենալ, կից լինել, հուպ մատչիլ։

So սօ մ. Այսպէս, նոյնպէս, նմանապէս, այնպէս, զայսօրինակ. այսչափ, այնքան. այսպիսի, այնպիսի. վասն որոյ, յայն սակս, ուստի. իբրև, որպէս. միայն թէ, բայց միայն. առաւել, յաւէտ, և ես. և այսպէս. քաջ է, այժ, արդ. գիտէք, թող։ As...so, որպէս...նոյնպէս, եթէ...և է-

թէ, կամ... որպէս։ So-that, մինչև. այնչափ-որչափ։ So much as, որչափ, որչափ առաւել։ So so, այսպէս այնպէս. բստ բաւականին։ So then, ուստի, ապա, վասն որոյ, յայն սակս։

To Soak սօք բ, չ. Թանալ, առգոթիլ, սամկանալ. մտանել կամ անցանել ընդ ծակտիս, Թափանցել. արբենալ։

To Soak, բ, ն. Թանալ, Թրջել, Թրմել, ողողել, Թաթաւել, արբուցանել, սամկացուցանել, առգոթել. ըմպել, ծծել, ձգել, հանել, սպառել։

Sóaker սօ'քըր գ. Որ Թանայ կամ սամկացուցանէ. արբեցօղ։

Soap սօփ գ. Օճառ։ --ball, անուշահոտ օճառ։ - boiler, օճառագործ։ --manufactory, --trade, օճառանոց։ -- wort, օշնան։

To Soap, բ, ն. Լուանալ օճառաւ։

Soar սօր գ. Խոյանք, Թռիչք։

To Soar, բ, չ. Խոյանալ, բարձրաԹռիչ լինել. խոյանալ մտօք. բարձրանալ, ելանել 'ի վեր։

Sob սօպ գ. Հեկեկանք, ձայն կողկողանաց, հեծուԹիւն։

To Sob, բ, չ. Հեկեկալ, լալ կողկողագին, հեծել։

To Sob, բ, չ. Թանալ կամ ստոգանել (բստ ռամկաց)։

Sóber սօ'պըր ած. Զգաստ, պարկեշտ, հրաժարեալ 'ի գինւոյ. պարկեշտ, ժուժկալ, համեստ, առաքինի, ողջախոհ. զգօն, խոհական, բարեխառն։

To Sóber, բ, ն. Զգաստացուցանել։

Sóberly սօ'պըրլի մ. ԶգաստուԹեամբ. չափով. հանդարտուԹեամբ, խոհականուԹբ։

Sóberness սօ'պըրնէս գ. ԶգաստուԹիւն, պարկեշտուԹիւն. ծանրուԹիւն բարուց, խոհականուԹիւն։

Sobríety սօպրա'յիթի գ. ԶգաստուԹիւն, պարկեշտուԹիւն, ժուժկալուԹիւն, չափաւորուԹիւն, համեստուԹիւն. հանդարտուԹիւն, ծանրուԹիւն, խոհականուԹի։

Sóccage սօ'քքէյճ գ. Ասպիճան քաղաքացւոյ կամ չինականի, անազնուականուԹիւն. կալուած քաղաքացւոյ։

Sóccager սօ'քքէյճըր գ. Անտոհմ, ռմկ քաղաքացի, վարձական։

Sóciable սօ'շըպըլ ած. Ընկերական, միաբանելի կամ միաւորելի. ընկերասէր, կենցաղասէր. ընտել, ընտելական, մտերիմ։

Sóciableness սօ'շըպըլնէս գ. ԸնկերականուԹիւն. ընտելուԹիւն, մտերմուԹի, ընկերուԹիւն։

Sóciably սօ'շըպըլի մ. ԸնկերականուԹբ, ընկերուԹեամբ։

Sócial սօ'շըլ ած. ԸնկերուԹեան, հասարակաց. ընկերական. ընկերասէր, կենցաղասէր։

Sócialness սօ'շըլնէս գ. ԸնկերականուԹիւն։

Socíety սօսա'յիթի գ. ԸնկերուԹիւն, միաբանուԹիւն. ժողով ընկերաց. հաղորդուԹիւն, հաւասարուԹիւն։

Sock սօք գ. Ներքին զանկապանք. սանդալ (վանականաց). կօշիկ՝ մոյկ (կատակերգաց)։

Sócket սօ'քքէթ գ. Փող ճրագակալի. բաժակ կամ կնկուղ ծակնաց. ակնակապիճ աչաց. ծակ, ադոյգ, կապիճ. խոռոչ, փոս, տեղի։

Sócle սօ'քլ գ. Խարիսխ չորեքկուսի, պատուանդան (արձանաց՝ անօԹոց)։

Sóceman սօ'քմըն. Տես Soccager.

Sod սօտ գ. Բուռն, գալարի։

Sod, Կատարեալ ժամանակ to Seeth բայի։

Sodálity սօտէ'լիթի գ. ԸնկերուԹիւն, հոգևոր եղբայրուԹիւն։

Sódden սօ'տտըն. Անցեալ ընդունելուԹիւն to Seeth բայի։

Sóder սօ'տըր գ. Մածուցումն, մածուցիկ նիւԹն։ Տես և Solder.

To Sóder, բ, ն. Պնդել, հաստատել, յօդել, միաւորել, մածուցանել։

Sódium սօ'տիըմ գ. Օշնանատարր (սօտա, աղ. պէ՛նի գուլյէ)։

Sódomite սօ'տօմայթ գ. Սոդոմական, արուագէտ։

Sódomy սօ'տօմի գ. ՍոդոմականուԹիւն, արուագիտուԹիւն։

Soéver սօէ'վըր մ. Զինչ և իցէ։

Sófa սօ'ֆէ գ. Բազմոց, բազմական։

Soft սօֆթ ած. Կակուղ, փափուկ. գիրուԹեք, գիրակոր. գիրլին, հեշտին. գիրանաց, հեշտալուր. մեղմ, դաշն. երկիւղած, երկչոտ. գորովագուԹ, սիրալիր, ողոք, քաղցր, համբոյր, հեզ, հեզահամբոյր. անոյժ, հաճոյական, քաղցրաձայն. հեղիկ, հանդարտ. գիրգ, փափկասուն, հեշտալի, գրգասուն, փափկակեաց, կնատ. քնքոյշ, դողդոջ, փափկիկ, փափկամարմին, անկար, Թոյլ. պարզամիտ, գիրահաւան։

Soft, Ձ. Մեղմով, հանդարտիկ, հեզ։

Soft! Ձյ. Յուշ, յուշիկ, կաց։

To Soften սօ'ֆըն բ, ն. Կակղել, կակղացուցանել. մեղմել, անոքել, քաղցրացուցանել, գիրել, հեշտացուցանել, Թուլացուցանել. փափկացուցանել։

To Sóften, բ, չ. Կակղանալ, փափկանալ, մեղմանալ, քաղցրանալ։

Sóftly սօ'ֆթլի մ. ԿակղուԹեամբ. հեզիկ, յուշիկ, հանդարտ, մեղմով. լռիկ, ըստ հէնին. հեզուԹեամբ, քաղցրուԹեամբ, գորովանօք. փափկուԹեամբ, գրգանօք։

Sóftner սօ՛ֆթնըր գ. Կակղացուցիչ, մեղմացուցիչ, քաղցրացուցիչ։

Sóftness սօ՛ֆթնէս գ. Կակղութի. փափկութիւն. մեղմութիւն, հեզութիւն, քաղցրութիւն. հեշտութիւն, զըգւանք, փափկակեցութիւն. երկիւղածութիւն, անկեղծութիւն, պարզմտութիւն. թուլութիւն, ակարութիւն, կնատութիւն։

Sohó! սօհօ՛ մջ. Ա՛յ, այ դու, ո՛հ։

Soil սօյլ գ. Աղտ, աղտեղութիւն, բիծ, արատ, ապականութիւն, գարշութի. գետին, հող. երկիր, գաւառ, աշխարհ, սահման երկրի. աղբ, պարարտութիւն երկրի։

To **Soil**, բ, ն. Աղտեղել, շաղախել, ապականել. աղբ արկանել, պարարտացուցանել զերկիրն։

Sóiliness սօ՛յլինէս գ. Աղտ, աղտեղութիւն, կղկղանք։

Sóilure սօ՛յլիուր գ. Աղտ, աղտեղութի, արատ, գարշութիւն, ապականութիւն։

Sójourn սօ՛ճըրն գ. Բնակութիւն, տեղի բնակութեան ուրեք։

To **Sójourn**, բ, չ. Բնակել կամ կալ ուրեք։

Sójourner սօ՛ճըրնըր գ. Նշդեհ, պանդուխտ։

Sólace սօ՛լէս գ. Մխիթարութիւն, քաջալերութիւն, զբօսանք, զուարճութիւն, բերկրութիւն։

To **Sólace**, բ, ն. Մխիթարել, քաջալերել, զուարթացուցանել։

Solánder սօլէ՛նտըր գ. Ախտ ինչ ձիոց։

Sólar, Sólary սօ՛լէր, սօ՛լէրի ած. Արեգական, արեւու. արեգակնային. ըստ արեգական։

Sold սօլտ գ. Թոշակ կամ ռոճիկ զինուորաց։

Sold, Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Sell բայի։

Sóldan սօ՛լտէն գ. Սուլթան։

Sóldanel սօ՛լտէնէլ գ. Բոյս ինչ։

Sólder սօ՛լտըր գ. Նիւթ մածուցիկ.

To **Sólder**, բ, ն. Մածուցանել, յօդել, կցել, միաւորել. պնդել, հաստատել։ Տես to Soder.

Sólderer սօ՛լտըրըր գ. Որ մածուցանէ կամ պնդէ։

Sóldier սօ՛լճըր գ. Զինուոր, մարտիկ։ Common –, private –, զինուոր սովորական։ – like, – ly, զինուորական, նահատակաց։ – ship, զինուորութիւն։

Sóldiery սօ՛լճըրի գ. Զօրք, զօրական. զինուորութիւն։

Sole սօլ գ. Ներքան ոտից. ոտն. ներքան հողաթափից. յատակ կամ ստորին մասն՝ որ շօշափէ զերկիր. լեզուաձուկն։

Sole, ած. Միակ, մի միայն, առանձին. ամուրի (ըստ իրաւաբանաց)։

To **Sole**, բ, ն. Արկանել զներքանս հողաթափից։

Sólecism սօ՛լիսիզմ գ. Սխալ կամ վրիպակ քերականական։

Sólely սօ՛լլի մ. Միայն, սոսկ, եւեթ, առանձինն։

Sólemn սօ՛լէմ ած. Հանդիսական, մեծահանդէս. շքեղ, երեւելի, հոյակապ. մեծ, վեհափառ, յաղթ, անհնարին, ծանրաշարժ, յաղթանդամ։

Sólemness, Solémnity սօ՛լէմնէս, սօլէ՛մնիթի գ. Օր տարեկանի. տօնախմբութիւն. հանդէս, շքեղութիւն, մեծամեծ հանդերձանք. ծանրութիւն, մեծութի, ահեղութի։

Solemnizátion սօլէմնիզէ՛շըն գ. Հանդէս, տօնախմբութիւն, հռչակումն։

To **Sólemnize** սօ՛լէմնայզ բ, ն. Տօնախմբել, տօնել, հռչակել, կատարել հանդիսիւ. առնել նաւակատիս։

Sólemnly սօ՛լէմլի մ. Տօնախմբութեամբ. շքով, մեծաշուք հանդերձանօք. ծանրութեամբ, վսեմաբար. երդմամբ։

To **Solícit** սօլի՛սիթ բ, ն. Խնդրել, թախանձել. ստիպել, ձգել, փութացուցանել. հրապուրել, գրգռել, դրդել. հայցել, աղերսել. նեղել, տագնապել, աշխատ առնել, պարտասեցուցանել։

Solicitátion սօլիսիթէ՛շըն գ. Խնդրումն, թախանձանք, հրապոյրք, գրգիռ, դրդումն։

Solícitor սօլի՛սիթըր գ. Միջնորդ, բարեխօս. վարիչ, գործակալ կամ յառաջացուցիչ դատին, փաստաբան։

Solícitous սօլի՛սիթըս ած. Փութաջան, մտադիր, ժիր, խնամոտ. հոգած, զգուշաւոր։

Solícitously սօլի՛սիթըսլի մ. Խնամով, փութով պնդութեամբ, պնդագոյնս, զգուշութեամբ, անձկութեամբ։

Solícitude սօլի՛սիթիուտ գ. Փոյթ, խնամ, ճիգն, հոգ, անձկութիւն, տագնապ, վիշտ, տատամսութիւն։

Solícitress սօլի՛սիթրէս գ. Կին բարեխօս կամ աղերսարկու։

Sólid սօ՛լիտ ած. Պինդ, կարծր, սերտ, հաստատուն. խիտ, թանձր, ձոյլ, կուռ, պնդակազմ. ամուր, քաջ, զօրաւոր. ճըշմարիտ, ստոյգ, անկեղծ. խորին, հաստարմատ. հաստատուն (մարմին երկրաչափական)։

Sólid, գ. Հաստատուն մարմին, թանձրագոյն մասն մարմնոյ։

Solídity սօլի՛տիթի գ. Պնդութիւն, կարծրութիւն, ամրութիւն, հաստատութիւն. ստուգութիւն, ճշմարտութիւն։

Sólidly սօ՛լիտլի մ. Պնդապէս, հաստատապէս. ճշմարտիւ, հաւաստեաւ, հաստատութեամբ։

Sólidness սօ՛լիտնէս գ. Պնդութիւն, հաստատութիւն, ամրութիւն, կարծրութիւն, սերտութիւն:

Solidúngulous սօլիտը՛նկիուլըս ած. Բոլորսմբակ, որ ոչ է կճղակաբաշխ:

Solifídian սօլիֆի՛տիէն գ. Որ կարծէ հաւատովք ևեթ արդարանալ:

Solíloquy սօլի՛լօքուի գ. Մենախօսութիւն, առանձնախօսութիւն:

Sólipede սօ՛լիփիտ գ. Միսմբակաւոր:

Solitáire սօլիթէ՛յր գ. Առանձնակեաց, մենակեաց, անապատական, ճգնաւոր. զարդ ինչ պարանոցի:

Sólitarily սօ՛լիթէրիլի մ. Յանապատի կամ յառանձնութեան, միայնակ, միայն ընդ միայն, առանձինն:

Sólitariness սօ՛լիթէրինէս գ. Առանձնութիւն, առանձնակեցութիւն:

Sólitary սօ՛լիթէրի ած. Առանձնակեաց, առանձնասէր, մենաւոր. առանձին. մթին, տխրագին. միակ, միայնակ:

Sólitary, գ. Անապատական, միայնակեաց, ճգնաւոր:

Sólitude սօ՛լիթիուտ գ. Առանձնութիւն, առանձնակեցութիւն. ամայութիւն, անապատ, ամայի վայր:

Sóllar սօ՛լլէր գ. Վերնայարկ, առաստաղ:

Sólo սօ՛լօ գ. Նուագ առանձին, մենանուագ:

Sólstice սօ՛լսթիս գ. Արևակայք, կէտ արևադարձի:

Solstítial սօլսթի՛շէլ ած. Արևակայից:

Sóluble սօ՛լիուպլ ած. Լուծանելի, քակտելի:

Solubílity սօլիուպի՛լիթի գ. Լուծականութիւն:

Sólund-goose սօ՛լընտ-կուս գ. Սագ ինչ վայրի:

Solútion սօլիու՛շըն գ. Լուծումն, քակտումն, անջատումն, բաժանումն. լուծումն տարակուսանաց. հեղեղուկ:

Sólutive սօ՛լիութիվ ած. Լուծիչ կամ լուծական (դեղ):

To Solve սօլվ ը, ն. Լուծանել, մեկնել, բացայայտել:

Sólvency սօ՛լվէնսի գ. Վճարումն, կարողութիւն վճարելոյ:

Sólvent սօ՛լվէնթ ած. Լուծանող, լուծիչ, քակտիչ. վճարող, որ կարէ վճարել ըղպարտս:

Sólvible սօ՛լվիպլ ած. Լուծանելի, մեկնելի, զոր մարթ է բացայայտել:

Somatólogy սօմէթօ՛լօճի գ. Մարմնաբանութիւն, ճառ զմարմնոց:

Some սըմ. ած. գ, և մ. Ոմն, ինչ, ոմն, սակաւ մի, սակաւուք, իբր: – body, ոմն, ոք. անձն երևելի: – deal, մասամբ ինչ: – how, զիարդ և իցէ: – thing, ինչ. սակաւ ինչ. մասն ինչ, մասամբ, սակաւուք. սակաւ մի հեռի: – time, երբեմն, յառաջագոյն. երբեմն, առյապայս: – times, մերթ, երբեմն, է զի. միանգամ, առ անգամ մի, երբեք: – what, ինչ, իր ինչ. սակաւ ինչ. մասն ինչ. սակաւուք, մասամբ: – where, ուրեք, 'ի վայրի ինչ, ուրեք երբեք: – while, առ վայր մի, առ ժամանակ մի:

Sómersault, Sómerset սը՛մըրսօլթ, սը՛մըրսէթ գ. Թաւալգլոր կամ գլխիվայր անկումն:

Somníferous սօմնի՛ֆէրըս ած. Քնաբեր, թմրեցուցիչ:

Somnífic սօմնի՛ֆիք ած. Քնաբեր:

Sómnolency սօ՛մնօլէնսի գ. Քնէութիւն, թմրութիւն, ծանրութիւն քնոյ:

Son սըն գ. Որդի, ուստր. զաւակ, սերունդ, որդեակ. ծնունդ հայրենեաց. ծընունդ, բերք: – -in-law, փեսայ (հօր կամ մօր հարսին): – ship, որդիութիւն:

Sonáta սօնէ՛յթէ գ. Նուագածութիւն, նուագ, եղանակ:

Song սօնկ գ. Երգ, նուագ. տաղ, ցուցք. քերթուած, բանաստեղծութիւն, տաղնաւոր բան. երգ թռչնոց: Old –, մնաոկք, խաղալիկ: – -book, երգարան, տաղարան:

Sóngish սօ՛նկիշ ած. Երգոց, նուագաց, երաժշտական:

Sóngster, Sóngstress սօ՛նկսթըր, սօ՛նկսթրէս գ. Երգիչ, երգեցիկ. գուսան, վարձակ:

Sónnet սօ՛ննէթ գ. Նուագ կամ բանահիւսութիւն ինչ. տաղ կամ տաղերգութիւն համառօտ:

Sonnettéer սօննէթթի՛ր գ. Բանաստեղծ անձոռնի:

Sonorífic, Sonórous սօնօրի՛ֆիք, սօնօ՛րըս ած. Ձայնարձակ, ձայնահան, ձայնատու. քաջահնչիւն, բարձրաբարբառ, քաղցրանուագ, ներդաշնակաւոր:

Sonórously սօնօ՛րըսլի մ. Մեծագոչ, բարձրաբարբառ:

Sonórousness սօնօ՛րըսնէս գ. Քաղցրաձայնութիւն, ներդաշնակութիւն. ուժգնութիւն հնչման:

Soon սուն մ. Փութով, ընդհուպ, 'ի մօտոյ, զկնի սակաւուց. վաղ, վաղագոյն, կանխաւ, յառաջագոյն. պատրաստագոյնս, մտադիւր, յօժարակամ, անդէն և անդ: – as, իսկոյն, ընդ, անմիջապէս:

Soónly սու՛նլի մ. Փութանակի, վաղվաղակի, իսկոյն, նոյնհետայն:

Soóner սու՛նըր մ. Կարի վաղ. յառաջ քան: – or later, վաղ կամ անագան:

Soónest սու՛նէսթ ած. Առաջագոյն:

Soot սուտ գ. Ձանձախարիժ, մեղծ:

Soóted սո՛ւտէտ ած. Մրձոտեալ:

Soóterkin սո՛ւտէրքին գ. Վիժած կամ անցուցեալ ինչ առասպելեալ:

Sooth սութհ գ. Ճշմարտութիւն, ստուգութիւն, արդիւնք:

Sooth, ած. Ճշմարիտ, հաւատարիմ. քաղցր, զուարձալի, բերկրական, ողոք, փաղաքուշ:

To Soothe սուդհ բ, ն. Շողոմել, շողոքորթել, փաղաքշել, ողոքել, պգուել. մեղմել, քաղցրացուցանել. հաճոյ լինել, հաճոյանալ:

Soóther սո՛ւդհըր գ. Շողոմարար, ողոքիչ, փաղաքուշ, հրապուրիչ:

To Soóthsay սո՛ւթհսէյ բ, ն. Գուշակել, ասել յառաջագոյն, հմայել:

Soóthsayer սո՛ւթհսէյըր գ. Գուշակ, կիւս, խլձ, քաղդեայ, մոգ:

Soótiness սո՛ւտինէս գ. Մրձոտութիւն, աղտեղութիւն, սևութիւն:

Soóty սո՛ւտի ած. Յոլոլամեղծ. մրձոտեալ, աղտեղի, ծխոտեալ. սևաւ, մթին, խաւարչային:

To Soóty, բ, ն. Մրձոտել, ծխոտել, սևացուցանել:

Sop սօփ գ. Պատառ թրջեալ (յարգանակի, և այլն). քաղցրութիւն. հաց ինչ:

To Sop, բ, ն. Թրջել յարգանակի, 'ի գինւոջ, և այլն:

Sope սօփ գ. Տես Soap.

Soph սօֆ գ. Համբակ՝ երկամեայ, եռամեայ աշակերտեալ 'ի համալսարանի:

Sóphi սօ՛ֆի գ. Շահ պարսից:

Sóphism սօ՛ֆիզմ գ. Իմաստակութիւն, խաբէական ձեռնարկութիւն:

Sóphist, Sóphister սօ՛ֆիստ, սօ՛ֆիստըր գ. Սոփեստ, իմաստակ:

Sophístic, Sophístical սօֆի՛ստիք, սօֆի՛ստիքըլ ած. Սոփեստական, իմաստակական, խաբէական:

Sophístically սօֆի՛ստիքըլլի մ. Իմաստակութեամբ, խաբէական ձեռնարկութեամբ:

To Sophísticate սօֆի՛ստիքէյտ բ, ն. Խարդախել, այլայլել, խանգարել:

Sophísticate, ած. Խարդախեալ, անհարազատ:

Sophisticátion սօֆիստիքէ՛յշըն գ. Խարդախութիւն, անհարազատութիւն:

Sophisticátor սօֆիստիքէ՛յտըր գ. Խարդախող, այլայլիչ:

Sophístry սօֆի՛ստրի գ. Իմաստակութիւն, խաբէական ձեռնարկութիւն. կրթութիւն տրամաբանութեան:

To Sóporate սօ՛փօրէյտ բ, չ. Թմրիլ, ննջել, 'ի քուն լինել:

Soporíferous սօփօրի՛ֆըրըս ած. Թմրեցուցիչ, քնաբեր:

Soporíferousness սօփօրի՛ֆըրըսնէս գ. Քնաբերութիւն, քնածութիւն:

Soporífic սօփօրի՛ֆիք ած. Թմրեցուցիչ, քնաբեր:

Sópper սօ՛փփըր գ. Որ թրջէ յարգանակի կամ 'ի գինւոջ:

Sorbe սօրպ գ. Սին (պտուղ):

Sórbile սօ՛րպիլ ած. Կլանելի կմ ըմպելի:

Sorbítion սօրպի՛շըն գ. Ումպ, արբումն, կլանելն:

Sórcerer սօ՛րսէրըր գ. Կախարդ, դիւթ, կիւս:

Sórceress սօ՛րսէրէս գ. Կին վհուկ՝ կախարդ, կիւսահմայ:

Sórcery սօ՛րսէրի գ. Դիւթութիւն, հըմայք, կախարդութիւն, դեղատուութիւն:

Sord սօրտ գ. Դեալին դալարի, հող դալարաբեր:

Sórdes սօ՛րտիզ գ. Աղտ, աղտեղութիւն:

Sórdet, Sórdine սօ՛րտէտ, սօ՛րտին գ. Ձայնարգել (գործի նուագարանաց):

Sórdid սօ՛րտիտ ած. Աղտեղի, գարշ. նըւաստ, անարգ, գծուծ. կծծի, ժլատ:

Sórdidly սօ՛րտիտլի մ. Աղտեղութեամբ. նուաստաբար, գծծութեամբ. ժլատութբ:

Sórdidness սօ՛րտիտնէս գ. Գծծութիւն, անարգութիւն, նուաստութիւն. աղտեղութիւն, գարշութիւն:

Sore սօր գ. Այծեամն չորեքամեայ:

Sore, գ. Վէրք, խոցխայթ, ցաւ:

Sore, ած. Վիրալից, խոցխայթեալ, ցաւագին, ախտալից. փափուկ, դիւրազգած, դիւրագրգիռ. սաստիկ, անհնարին. յանցաւոր, պատժապարտ:

Sore, մ. Յանհնարինս, կարեվէր, չարաչար, ուժգին, սաստիկս:

Sórehon, Sorn սօ՛րն գ. Հարկ ինչ ծառայութեան:

Sórel սօ՛րէլ գ. Այծեամն եռամեայ:

Sórely սօ՛րլի մ. Անհնարին ցաւօք, կարեվէր, չարաչար:

Sóreness սօ՛րնէս գ. Ցաւ, կսկիծ:

Sorítes սօրա՛յտիզ գ. Համաբարդութիւն կամ դիզաբանութի (ըստ տրամաբանից):

Soróricide սօրօ՛րիսայտ գ. Քոյրասպանութիւն: [ոճ:

Sórrage սօ՛րրէճ գ. Ցօղուն, ծիղ, ծղօտ,

Sórrance սօ՛րրէնս գ. Վէրք կամ ախտ ձիոց:

Sórrel սօ՛րրէլ գ. Թրթնջուկ (խոտ):

Sórrily սօ՛րրիլի մ. Յոչինչ պէտս, չարաչար, թշուառաբար:

Sórriness սօ՛րրինէս գ. Անպիտանութի, թշուառութիւն, հիքութիւն:

Sórrow սօ՛րրօ գ. Ցաւ, վիշտ, անձկութիւն, տառապանք, տրտմութիւն, սուգ, ապաշաւ, ղեղջ:

To **Sórrow**, բ., չ. Ցաւիլ, տրտմիլ, թաղծիլ, վշտանալ, ապաշաւել:

Sórrowed սօ՛րրօտ ած. Ցաւալից, տրտմագին, թաղծագին:

Sórrowful սօ՛րրօֆուլ ած. Ցաւագին, տրտմագնեաց, տրտում, անմխիթար, թըշուառ:

Sórry սօ՛րրի ած. Տխուր, վշտացեալ. տրտում, թախծեալ, ցաւագին, դառն, անմխիթար, ողորմելի. չնչին, անպիտան, անարժան:

Sort սօրթ գ. Տեսակ, ազգ, հանգամանք, որպիսութիւն. կերպ, եղանակ, օրինակ, տարազ. կարգ, վիճակ, չափ, աստիճան. ժողով, միաբանութիւն, ամբոխ. վիճակ կամ վիճակընկեցութիւն:

To **Sort**, բ., ն. Որոշել. անջատել, տրոհել, բաժանել. կարգել, վիճակել, բաշխել, յարել, համեմատել. յարդարել, յարմարել, ուղղել. ընտրել:

To **Sort**, բ., չ. Կարգիլ, յարիլ, միանալ. միաբանիլ, յարմարիլ, պատշաճիլ, 'ի դէպ գալ. յանգիլ, աւարտիլ. յաջողիլ. վիճակիլ, անկանել 'ի վիճակ:

Sórtance սօ՛րթէնս գ. Յարմարութիւն, վայելչութիւն, համեմատութիւն, միաբանութիւն:

Sórtilege սօ՛րթիլէճ գ. Վիճակընկեցու̅ն:

Sórtment սօ՛րթմէնթ գ. Բաշխումն, բաժանումն. մասն, բաժին:

To **Soss** սօս բ., չ. Անկեալ կալ կամ յօրանալ 'ի վերայ աթոռոյ:

Sot սօթ գ. Ապուշ, տխմար, թանձրամիտ, բախած, անմիտ. արբշիռ, գինեմոլ:

To **Sot**, բ., ն. Ապշեցուցանել, յիմարեցուցանել. ցնորեցուցանել:

To **Sot**, բ., չ. Ապշիլ, յիմարիլ, անմտանալ, ցնորիլ, զակատիլ:

Sóttish սօ՛թթիշ ած. Ապուշ, թանձրամիտ, ցնորեալ, տխմար, անիմաստ, խօլ. զակատեալ, անկարգ:

Sóttishly սօ՛թթիշլի մ. Տխմարաբար, անմտաբար:

Sóttishness սօ՛թթիշնէս գ. Ապշութիւն, տխմարութիւն, յիմարութիւն, անիմաստութիւն. արբեցութիւն:

Sough սըֆ գ. Լուալիք, ականլուալեաց:

Sought սօթ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Seek բայի:

Soul սօլ գ. Հոգի. միտք. կեանք, շունչ. ոգի, էութիւն, գոյացութիւն. զօրութի̅ն, ազդեցութիւն. անձն, մարդ, ոք, բանաւոր. աշխոյժք, եռանդն, քաջարութի̅ն, վեհանձնութի̅ն. հրեշտակ: Living —, կենդանի, շնչաւոր:

Soúled սօ՛լտ ած. Հոգեւոր, մտաւոր, անձնաւոր:

Soúlless սօ՛լլէս ած. Անհոգի, անզօր, տկար, վատասիրտ, վեհերոտ, աղկաղկ, չնչին, նուաստ:

Soúlshot սօ՛լշօթ գ. Վճարք թաղման կամ պաշտաման մեռելոց:

Sound սա՛ունտ ած. Առողջ, քաջառողջ, կորովի, հուժկու. ողջ, անվթար, անարատ, կատարեալ. ուղիղ, ամբիծ, ողջամիտ, անսխալ. հաստատուն, պինդ, քաջամուր. ուժգին, սաստիկ. խոր (քուն):

Sound, գ. Խորութիւն ծովու չափելի. վիրաչափ գործի վիրաբուժից. սիպէ (ձուկն). ձայն, հնչիւն, բոմբիւն: — -board, արկղ նուագարանաց. արկղ հողմոյ (յերգեհոնի):

Sound, մ. Հաստատութեամբ, հաստատագոյնս, քաջ, խորագոյնս:

To **Sound**, բ., ն. Արկանել 'ի ծով զգունդըն, չափել զխորութիւն ծովու. քննել, փորձել, կշռել:

To **Sound**, բ., չ. Հնչել, ձայն արձակել. տալ նշան, նշանակել, ցուցանել:

To **Sound**, բ., ն. Հնչել, հնչեցուցանել, հռչակ հարկանել, քարոզել, լսելի առնել:

Sóunding սա՛ունտինկ ած. Քաջահնչող, բարձրաբարբառ:

Sóundly սա՛ունտլի մ. Ողջամբ, քաջառողջ. քաջ, քաջիկ, պնդագոյնս, ուժգին. ուղիղ, արդարապէս, անմոլար. խոր 'ի քուն (ննջել):

Sóundness սա՛ունտնէս գ. Առողջութիւն, քաջողջութիւն. ողջմտութիւն, ուղղութի̅ն, արդարութիւն. պնդութիւն, հաստատութիւն, քաջութիւն:

Soup սուփ գ. Թան, արգանակ:

Sour սա՛ուր ած. Կծու, բարկ, տտիպ, թթու, դառն. ժանտ, խիստ, դժուարահաճ, դեգ. դժնդակ, անհնարին, սաստիկ, անտանելի. անախորժ, դժկամակ:

Sour, գ. Դառնութիւն, դառն ինչ:

To **Sour**, բ., ն. Թթուեցուցանել, առնել կծու կամ բարկ. դառնացուցանել. խստացուցանել, կորդացուցանել. անհաճոյ կամ անախորժ ընծայել. նեղել, վշտացուցանել, բարկացուցանել:

To **Sour**, բ., չ. Թթուիլ. նեղիլ, դառնանալ, ժանտանալ, դժուարիլ, դժկամակիլ:

Source սօրս գ. Աղբերակն, աղբիւր. արմատ, սկիզբն, ծագումն, պատճառ:

Sóurish սա՛ուրիշ ած. Թթուաշ, թթուենի, թթուիկ կամ բարկ:

Sóurly սա՛ուրլի մ. Թթուութեամբ. խստութեամբ, ժանտութեամբ:

Sóurness սաուրնէս գ. Թթուութիւն, կծուութիւն, տտտուութիւն, դառնութիւն. խառութիւն, ժանտութիւն, դժնէութիւն, դեղութիւն, դժկամակութիւն:

Souse սաուս գ. Աղածք, համեմ:

To Souse, բ, ն. Յաղել, համեմել. ընկղմել կամ սուզել:

Souse, մ. Յանկարծակի, ուժգին:

To Souse, բ, չ. Խոյանալ կամ դիմել 'ի վերուստ 'ի վերայ որսոյ:

To Souse, բ, ն. Հարկանել կամ ցնցել ուժգին:

Sóuterrain սաուդէրրէյն գ. Ստորերկրեայ շտեմարան, նկուղ:

South սաուբհ գ. Հարաւ. հարաւակողմն. հարաւահողմն:

South, ած. Հարաւային, հարաւոյ:

South, մ. Ի հարաւ, 'ի կողմն հարաւոյ. 'ի հարաւոյ:

Southeást սաուբհիսդ գ. Հարաւային արեւելեան (կողմն կամ հողմն):

Sóutherly սըդհըրլի ած. Ի կողմն հարաւոյ. հարաւային: [րաւոյ:

Sóuthern սըդհըրն ած. Հարաւային, հաSóuthernwood սըդհըրնուուդ գ. Բարձուենեակ (խոտ ինչ բժշկական, ատ. գօյուն օթու):

Sóuthing սաուբհինկ ած. Հարաւախաղաց:

Sóuthing, գ. Դիմումն 'ի հարաւ:

Sóuthmost սաուբհմօսդ ած. Հարաւամերձ, հարաւամիգ:

Sóuthsay սաուբհսէյ. Տես Soothsay.

Sóuthward սըդհըրդ մ. Ի հարաւ, 'ի կողմն հարաւոյ:

Southward, գ. Հարաւակողմն:

Southwést սաուբհուէսդ գ. Հարաւային արեւմտեան (կողմն կամ հողմն):

Sóvereign սօվըրէն ած. Գերագոյն, ինքնիշխան, միահեծան, գլխաւոր. վերջին, ազդու, զօրաւոր, գերազանց:

Sóvereign, գ. Իշխան, գերագոյն տէր, ինքնիշխան կամ միահեծան տէր:

Sóvereignly սըվըրէնլի մ. Վեհս ինն, գերազանց ինն օրինակաւ, ինքնիշխանաբար:

Sóvereignty սըվըրէնդի գ. Գերակայութիւն, գերազանցութիւն, տէրութիւն. գերագոյն տէրութիւն կամ իշխանութիւն, իշխանաւորութիւն:

Sow սաու գ. Մատակ խոզ կամ վարազ. զանգուած կամ ձոյլ կապարեայ. միջատ ինչ բազմոտանի: – -bread, Թաղթ (բոյս): – -thistle, խոտ ինչ բժշկական (սազափուշ, կաթընկէկ, ատ. պաղելէբի էէհաուխյէ):

To Sow սօ. բ, ն, և չ. Սերմանել, ցանել, սփռել, տարածել. զարդարել (ասեղնեք կամ մարգարտօք:

To Sow, բ, ն. Կարել (տաղտմ): Տես to Sew.

Sówer սօըր գ. Սերմանող, սերմանացան. որ սփռէ կամ ծաւալէ:

Sówins սօուինզ գ. Կարասակ խարշեալ:

To Sowl սօուլ բ, ն. Քարշել ականջս, ունել ականջաց:

Sown սօն. Անցեալ ընդունելութիւն to Sow բայի: [Պելճիա):

Spa սբէօ գ. Հանքային ջուր Սբայի ('ի

Space սբէյս գ. Միջոց, տեղի, միջանկեալ վայր. բացատ, անջրպետ, հեռաւորութիւն, տարածութիւն, ընդարձակութիւն. միջոց ժամանակի, ժամանակ, վայր:

Spácious սբէյշըս ած. Ընդարձակ, լայն, մեծ, լայնատարր, լայնամիգ:

Spáciously սբէյշըսլի մ. Արձակաբար, ընդլայնաբար:

Spáciousness սբէյշըսնէս գ. Ընդարձակութիւն, մեծութիւն, լայնութիւն:

Spáddle սբէտդըլ գ. Փոքրիկ բահ կամ փայտատ:

Spade սբէյտ գ. Բահ, բրիչ, փայտատ. այծեամն եւամեայ. ապ (մին 'ի չորից գունոյ քարտախի խաղուն, ատ. մաչա):

To Spade, բ, ն. Բրել զերկիր բահիւ:

Spadíceous սբէտիշըս ած. Փոքր մի կարմիր, հարեալ 'ի կարմիր:

Spadílle սբէտիլ գ. Անուն միոյ 'ի խաղալիկ Թղթոյ (միակ Թիւ Spade Թղթոյ):

Spagy'ric, Spagy'rical սբէճիրիք, սբէճիրիքըլ ած. Քիմիական:

Spágyrist սբէճիրիսդ գ. Քիմիագործ:

Spake սբէյք. Վաղեմի կատարեալ ժամանակ to Speak բայի:

Spalt սբօլդ գ. Լուսոյ քար:

Span սբէն գ. Թիզ. սակաւ ժամանակ:

– -counter, – -farthing, խաղ ինչ:

To Span, բ, ն. Թզաւ չափել. չափել:

Span, Կատարեալ ժամանակ to Spin բայի:

Spándril սբէնդրիլ գ. Եռանկիւն 'ի ճակատս շինուածոց. մէջք կամարի:

Spángle սբէնկըլ գ. Շիղ, Թիթեղն յսակոյ և յարծաթոյ. փայլուն կամ շողշողուն ինչ, աստեղք:

To Spángle, բ, ն. Լուսափայլ Թիթղամբք կամ աստեղօք զարդարել:

Spániel սբէնիէլ գ. Բարակ, շուն որսորդ. շողոքորթ, մարդելոյզ:

To Spániel, բ, չ. Քծնիլ, շողոքորթել, փաղաքշել:

Spánish սբէնիշ ած. Սպանիացի: – fly, կայծոռիկ:

To Spank սբէնք բ, ն. Ապտակ ածել. հարկանել ափով:

Spánker ըսփէ́նքըր գ. Ծաղրածու. այր հզօր և անդամակամ. նաւ հենից:

Spánking ըսփէ́նքին ած. Երագաշարժ, թեթև, շոյտ, սթափ. պաճուճեալ, վայելչագեղ:

Spánner ըսփէ́ննըր գ. Երկաթ որ ընդունի զգայլախազ հրացանին:

Spar ըսփա́ր գ. Կիսամետաղ ինչ. ցանկ, անջրպետ:

To Spar, բ, չ. Բռնամարտիկ լինել:

To Spar, բ, ն. Ցանկել, անջրպետել, փակել, ցանկ արկանել:

Spárable ըսփէ́րէպըլ գ. Մանր բևեռ:

Spáradrap ըսփէ́րէտրէփ գ. Մոմշոր (ըստ վիրաբուժից):

Spare ըսփէ́յր ած. Ճիշդ, չափաւոր, սակաւապէտ, զգաստ, ժուժկալ. աւելորդ, դատարկ. նիհար, վտիտ, աղաղուն, անօսր յոսկերաց, երիթացեալ:

Spare, գ. Խնայումն, Ճշդութիւն:

To Spare, բ, ն. Խնայել, անխայել, Ճշդել. պահել, ոչ արկանել 'ի կիր. թողուլ, զանց առնել, խնայել, ներել, գթալ. տալ, շնորհել. ազատել:

To Spare, բ, չ. Ճշդել, խնայել. զգուշանալ, հրաժարիլ, 'ի բաց կալ. գթալ, ներել, խնայել:

Spárer ըսփէ́յրըր գ. Խնայող, Ճիշդ, ուշտ:

Spárerib ըսփէ́յրրիպ գ. Կողք (խոզի):

Spargefáction ըսփարճիֆէ́քշըն գ. Սրսկումն, ցանումն, սփռումն:

Spáring ըսփէ́յրին ած. Սակաւ, փոքր, նուազ. սակաւապէտ, չափաւոր. Ճիշդ, անխայող:

Spáringly ըսփէ́յրինլի մ. Սակաւուք, Ճշդիւ, Ճշդելով, խնայելով, ուշադրութեամբ. ժուժկալութեամբ. զգուշութբ, չափու:

Spark ըսփա́րք գ. Կայծ, կայծակն. փայլումն. աշխոյժ կամ կայտառ ոք. տարփածու, տարփաւոր:

To Spark, բ, չ. Կայծակունս արձակել:

Spárkful ըսփա́րքֆուլ ած. Աշխոյժ, զուարթադէմ, կայտառ:

Spárkish ըսփա́րքիշ ած. Կայտառ, զուարթ. չքնաղ, շքեղ, գեղապաճոյճ, պճնազարդ, գեղեցիկ:

Spárkle ըսփա́րքըլ գ. Կայծ, կայծակն. լոյս, փայլումն:

To Spárkle ըսփա́րքըլ բ, չ. Կայծակունս արձակել. բոցափայլիլ, բոց հատանել, ցոլանալ. պղպջակել:

Spárklingly ըսփա́րքլինլի մ. Փողփողմամբ, շողշողմամբ, ցոլացմամբ:

Spárklingness ըսփա́րքլիննէս գ. Փայլումն, լուսափայլութիւն, շողիւն, շողշողիւն, ցոլացումն:

Spárrow ըսփէ́րրօ գ. Ճնճղուկ, ծիտ: — -grass, Տ. Asparagus. — -hawk, շահէն:

Spárry ըսփա́րրի ած. Ցօրինեալ 'ի Spar կոչեցելոյ կիսամետաղէ:

Spasm ըսփէ́զմ գ. Ջղաձգութիւն, ձգտումն ջղաց:

Spasmódic ըսփէզմօ́տիք ած. Ջղաձգական, որ ածէ զջղաձգութիւն:

Spat ըսփէ́տ գ. Ձուք կամ ծնունդք ոստրէից և խեցեմորթաց:

Spat, Կատարեալ ժամանակ to Spit բայի:

To Spátiate ըսփէ́շիէյտ բ, չ. Ընդարձակիլ, լայնիլ, խաղալ, շրջիլ:

To Spátter ըսփէ́տտըր բ, ն. Աղտեղել, շաղախել. ապականել. արկանել, ընկենուլ. գնել կեղտ կամ արատ, վատանուն առնել:

To Spátter, բ, չ. Թքանել, ընկենուլ արտաքս 'ի բերանոյն:

Spátterdashes, Spatts ըսփէ́տտըրտէշիզ, ըսփէ́տս գ. Կօշիկ ինչ:

Spátula ըսփէ́շիուլէ գ. Գործի թաթաձև վիրաբուժից և դեղագործաց (տճ. Տաբուգ):

Spávin ըսփէ́վին գ. Այտումն ծնգաց ձիոց:

Spawl ըսփօ́լ գ. Թուք, խուխ:

To Spawl, բ, չ. Թքանել, արկանել խուխս:

Spawn ըսփօ́ն գ. Ձու կամ սերմն ձկանց. սերմն, ծնունդ:

To Spawn, բ, ն. Ծնանիլ ձկունս. ծնանիլ, յառաջ բերել:

To Spawn, բ, չ. Ծնանիլ կամ բազմանալ ձկանց, ծրատել ձուս. ծնանիլ, ծագիլ, ելանել:

Spáwner ըսփօ́նըր գ. Էգ ձուկն:

To Spay ըսփէ́յ բ, ն. Թաղամաւորել կամ կրճատել զէգ կենդանիս:

To Speak ըսփի́ք բ, չ. Խօսել, բարբառել. ատենաբանել, հրապարակախօս լինել. վիճաբանել. ասել, յիշել, ճառել, արտասանել. հնչել, հարկանել: — with, խօսակից լինել:

To Speak բ, ն. Խօսել, բարբառել. ասել, ճառել. քարոզել, հռչակել. պատմել, յայտնել, ցուցանել:

Spéakable ըսփի́քէպըլ ած. Ասելի, ճառելի. ատուն, խօսուն:

Spéaker ըսփի́քըր գ. Խօսող, որ ասէն. պատմող, քարոզ. ատենաբան:

Spéaking ըսփի́քին գ. Խօսութիւն. բան, խօսք. ճառ, ատենախօսութիւն: — -trumpet, փող խօսնական:

Spear ըսփի́ր գ. Նիզակ, տէգ, գեղարդն. արձէնք, շամփուր:

To Spear, բ, ն. Հարկանել նիզակաւ:

To Spear, բ, չ. Ընձիւղիլ, բողբոջիլ, ցցուիլ: Տես to Spire.

Speárgrass ըսփի՛րկրէս գ. Խոտ երկայնաձև. –man, նիզակաւոր, տիգաւոր: –mint, ազգ անանխոյ: –wort, խոտ ինչ:

Spécial ըսփէ՛շէլ ած. Յատարար տեսակի. յատուկ, սեպհական, առանձին, ուրիշ. ընտիր, չնաշխարհիկ, անզուգական, գերազանց:

Spécially ըսփէ՛շէլլի մ. Յաւէտ, մանաւանդ, 'ի վեր քան զամենայն. մասնաւորաբար, յատկապէս, առանձին իմն:

Spécialty, Speciálity ըսփէ՛շէլթի, ըսփէշիէ՛լիթի գ. Մասնաւորութիւն, առանձնականութիւն, յատկութիւն:

Spécies ըսփի՛շիզ գ. Տեսակ (ըստ տրամաբանից). ազգ, տեսակ, կարգ. կերպարան, ձև, երևոյթ. գաղափար, պատկեր կամ տեսակ իրաց. դրամ, դաշեկան. խառնուած կամ բաղադրութիւն բժշկական դեղոց, դեղօրայք:

Specífic, Specífical ըսփիսի՛ֆիք, ըսփիսի՛ֆիքէլ ած. Տեսակարար. առանձին, մասնաւոր. յատուկ կամ ազգու (դեղ):

Specífically ըսփիսի՛ֆիքէլլի մ. Տեսակաբարապէս. մասնաւորապէս, առանձինն:

To Specíficate ըսփիսի՛ֆիքէյթ ք, ն. Նշանակել 'ի մասնաւորի, բացատրել կամ ասել մի ըստ միոջէ, նշանակել, որոշել:

Specificátion ըսփէսիֆիքէ՛շըն գ. Մասնաւոր բացատրութիւն, որոշումն. առանձին յիշատակութիւն:

To Spécify ըսփէ՛սիֆայ ք, ն. Նշանակել, որոշել, բացատրել, ակնարկել:

Spécimen ըսփէ՛սիմէն գ. Օրինակ, ցոյց, փորձ, առհաւատչեայ:

Spécious ըսփի՛շըս ած. Գեղեցիկ, չքնաղ, գեղաղէշ. առերևոյթ, պատրուակեալ, սեթևեթեալ, սնոտի, կերպարանօք ճշմարտութեան:

Spéciously ըսփի՛շըսլի մ. Գեղեցիկ կերպարանօք, առ երևոյթս, կերպարանեալ ճշմարտութեամբ:

Speck ըսփէ՛ք գ. Բիծ, արատ, խայտ, պիսակ:

To Speck, ք, ն. Բծաւորել, արատաւորել. խայտաճամուկ յօրինել:

Spéckle ըսփէ՛քըլ գ. Բիծ, արատ, պիսակ, խայտ:

To Spéckle, ք, ն. Բծաւորել, արատել, պիսակացուցանել, խայտաբղէտ կամ պիսակաւոր առնել:

Spéctacle ըսփէ՛քթէքըլ գ. Տեսիլ. տեսարան, հանդէս, թատրոն: –s, դիտակն, ակնոց: – -maker, ակնոցագործ, դիտակագործ:

Spéctacled ըսփէ՛քթէքըլտ ած. Դիտակաւոր, ակնոցաւոր:

Spectátion ըսփէքթէ՛շըն գ. Հայեցումն, հայեցուած, նկատ:

Spectátor ըսփէքթէ՛յթըր գ. Որ կայ 'ի դիտին, դիտող, հանդիսական:

Spectátorship ըսփէքթէ՛յթըրշիփ գ. Դիտին, հայեցումն, զննութիւն, դիտողութիւն:

Spéctre ըսփէ՛քթըր գ. Առ աչօք տեսիլ, ցնորք, ոգի մեռելոց. նորանշան ինչ:

Spéctrum ըսփէ՛քթրըմ գ. Տեսիլ, պատկեր, երևոյթ:

Spécular ըսփէ՛քիուլըր ած. Հայելական, հայելանման. որ զօրացուցանէ զտեսութիւն աչաց, դիտական:

To Spéculate ըսփէ՛քիուլէյթ ք, չ. Խոկալ, մտախորհ լինել, հայել կամ դիտել մտօք:

To Spéculate, ք, ն. Քննել, զննել, խորհել, նկատել մտօք:

Speculátion ըսփէքիուլէ՛շըն գ. Տեսութիւն, զննութիւն, դիտողութիւն. հայեցողութիւն, խոկումն, խորհուրդ. տեսութիւն աչաց:

Spéculative ըսփէ՛քիուլէթիվ ած. Որ պարապի 'ի տեսութիւնս. տեսական, հայեցողական, մտաւոր:

Spéculatively ըսփէ՛քիուլէթիվլի մ. Հայեցողաբար, տեսութեամբ մտաց, խոկմամբ, մտածութեամբ:

Speculátor ըսփէքիուլէ՛յթըր գ. Որ պարապի 'ի տեսութիւնս. զննող, դիտող. դէտ, լրտես:

Spéculatory ըսփէ՛քիուլէթըրի ած. Տեսական, հայեցողական:

Spéculum ըսփէ՛քիուլըմ գ. Հայելի:

Sped ըսփէ՛տ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Speed բայի:

Speech ըսփի՛չ գ. Բան, խօսք, զրոյցք, ասացուած. բարբառ, լեզու. ճառ, ատենաբանութիւն:

Speéchless ըսփի՛չլէս ած. Անխօս, անբարբառ, անշշունչ. համր, անձայն:

Speed ըսփի՛տ գ. Երագութիւն. փոյթ, ճեպ, շտապ, խուճապ, տագնապ, արագընթացք. յաջողութիւն, ողջոյն, ելք բարի. նպաստ, օգնութիւն: – -well, բազմատեսակ տունկ ինչ բժշկական:

To Speed, ք, չ. Փութալ, ճեպել, աճապարել. յաջողիլ. ելս գտանել, զերծանիլ. լինել, գտանիլ:

To Speed, ք, ն. Փութացուցանել, ճեպել, երագել, աճապարել. առաքել փութանակի. հապճեպ կատարել. պատանանել, սատակել. տագնապել, խուճապեցուցանել. օգնել, նպաստել, յաջողել, զերծուցանել:

Spéedily ըսփի՛տիլի մ. Երագ, փութանակի, շտապաւ, տագնապաւ:

Spéediness սփի՛յտինէս գ. Արագութիւն:
Spéedy սփի՛յտի ած. Արագ, փոյթ, երագաշարժ, դիւրապատրաստ:
Spell սփէ՛լ գ. Հմայք, դիւթութիւն, կախարդութիւն. դարձ, շրջան, փոխանակութիւն:
To Spell, բ, ն. Ուղղագրել զբառս. հեգել, վանկել. հմայել, կախարդել, դիւթել:
To Spell, բ, չ. Հեգել, վանկել. ընթեռնուլ, վերծանել. ընթեռնուլ իբրև զհամբակ:
To Spelt սփէ՛լթ բ, չ. Ճեղքել, խորտակել:
Spélter սփէ՛լթըր գ. Կիսամետաղ ինչ:
To Spend սփէ՛նտ բ, ն. Ծախել, վատնել, սպառել, վճարել, տալ, հատուցանել. 'ի կիր արկանել, վարել, անցուցանել. աշխատ առնել, սպառատեցուցանել:
To Spend, բ, չ. Ծախել, ծախս առնել. վատնել. կորնչիլ, ծախիլ, սպառիլ. վարիլ, 'ի կիր արկանիլ:
Spénder սփէ՛նտըր գ. Որ ծախէ կամ անցուցանէ. վատնիչ, շռայլ:
Spéndthrift սփէ՛նտթհրիֆթ գ. Վատնիչ, շռայլ, անառակ.
Spérable սփէ՛րէպըլ ած. Յուսալի:
Sperm սփէ՛րմ գ. Սերմն կենդանեաց:
Spermacéti սփէրմէսի՛թի գ. Ճարպ կիտի:
Spermátic, Spermátical սփէրմէ՛թիք, սփէրմէ՛թիքէլ ած. Սերմնական, սերման կենդանեաց:
To Spérmatize սփէ՛րմէթայզ բ, չ. Հեղուլ կամ արկանել զսերմն:
Spermatocéle սփէրմէթոսի՛լ գ. Թափել սերմնական անօթոց, փոշտանկ:
Spermólogist սփէրմո՛լոճիսթ գ. Սերմնաբան:
To Spew սփի՛ու բ, ն. Փսխել, ժայթքել, հանել 'ի բերանոյ. հանել արտաքս, արկանել, ընկենուլ 'ի բաց:
To Spew, բ, չ. Փսխել:
Spéwing սփի՛ուին գ. Ժայթքումն:
Spéwy սփի՛ուի ած. Խոնաւ, տամուկ, գիճին:
To Spnácelate սֆէ՛սիլէյթ բ, ն. Փոխարկել 'ի խլրդենի կամ 'ի քաղցկեղ:
To Sphácelate, բ, չ. Ախտանալ զքաղցկեղ, փոխել 'ի խլրդենի:
Sphácelous սֆէ՛սիլըս գ. Խոլ խեցգետնի, քաղցկեղ, խլրդենի, աղուն:
Sphere սֆի՛ր գ. Գունդ. երկնագունդ, երկրագունդ. պարունակ. իշխանութիւն, սահման, չափ, վիճակ:
To Sphere, բ, ն. Գնտացուցանել, գնտաձև յօրինել:
Sphéric, Sphérical սֆէ՛րիք, սֆէ՛րիքէլ ած. Գնտական, գնտային, գնտակերպ. պարունակաց մոլորակաց:

Sphérically սֆէ՛րիքէլլի մ. Գնտաբար, գնտաձև, գնտանման:
Sphéricalness, Sphericity սֆէ՛րիքէլնէս, սֆիրի՛սիթի գ. Գնտութիւն, գնտակերպութիւն, բոլորակութիւն:
Spheróid սֆիրո՛յտ գ. Գնտաձև:
Spheróidical սֆիրո՛յտիքէլ ած. Գնտաձև:
Sphérule սֆէ՛րիուլ գ. Գնդակ, կայլակ, ոլոռն:
Sphinx սֆի՛նքս գ. Սփինքս, հրէշ ինչ առասպելեալ (առիւծ կնադէմ և արծուէթև):
Spíal սփա՛յէլ գ. Լրտես, դէտ:
Spice սփա՛յս գ. Համեմ, համեմունք. ճաշակ, դոյզն ինչ. դեղորայք:
To Spice, բ, ն. Համեմել, համդերձել համեմօք, խառնել, խնկել:
Spícer սփա՛յսըր գ. Համեմավաճառ, դեղավաճառ:
Spícery սփա՛յսըրի գ. Համեմունք, դեղորայք, կրպակ համեմոց, դեղարան:
Spick սփի՛ք ած. Փայլուն, շողշողուն: — and span, նոր, նորոգ, արդ իսկ երևեալ:
Spicósity սփիքո՛սիթի գ. Հասկաւորութիւն, առոգութիւն հասկի:
Spícy սփա՛յսի ած. Խնկաբեր, լի համեմօք. համեմային, դեղոց, բժշկական:
Spíder սփա՛յտըր գ. Սարդ: The —'s web, սարդի ոստայն: — catcher, Թռչուն ինչ: — wort, բոյս ինչ:
Spígot սփի՛կըթ գ. Խից ծորակի, սակառի:
Spike սփա՛յք գ. Հասկ. բևեռ երկայնաձև. խոտ ինչ:
To Spike, բ, ն. Հեղուսիւք հաստատել, բևեռել. սրածայր յօրինել, սրել:
Spíkenard սփա՛յքնարտ գ. Նարդ:
Spill սփի՛լ գ. Տերև կամ դաւաղան փոքրիկ. սակաւ ինչ գումար դրամոց:
To Spill, բ, ն. Հեղուլ, հոսել. սպանանել, կորուսանել, բառնալ. 'ի բաց առնել, մերժել:
To Spill, բ, չ. Կորնչիլ, ծախիլ, վատնիլ. հեղանիլ, թափիլ:
Spíller սփի՛լըր գ. Կարթ ինչ ձկնորսաց:
Spilth սփի՛լթհ գ. Հեղումն, թափումն, կորուստ:
To Spin սփի՛ն բ, ն. Մանել, նիւթել. հիւսել. երկարել, յերկարաձգել. լայնել, երկայնել. պտուտել (զանիւ ոլորոց):
To Spin, բ, չ. Մանել, նիւթել, հիւսել. հոսել, կայլակել, ծորիլ. պտուտիլ, ման առնուլ:
Spínach, Spínage սփի՛նէճ գ. Տոմին, ծմել:
Spínal սփա՛յնէլ ած. Ողնայարի (ոսկր):
Spíndle սփի՛նտըլ գ. Իլ կամ իլիկ. յօ-

զուն կամ ծղօտ երկայնաձև. նուրբ և երկայն ինչ: — -tree, իլենի (ծառ ինչ):

To Spíndle, բ, չ. Ծղօտ կամ ցօղուն արձակել, գնալ յոյժ:

Spindleshánked ըսբի՛նտըլշէնքտ ած. Որ ունի նուրբ և երկայն սրունս:

Spine ըսբա՛յն գ. Ողնայար կամ ողնաշար:

Spínel ըսբա՛յնէլ գ. Յակինթ ինչ բացագոյն:

Spínet ըսբի՛նէթ գ. Նուագարան ինչ ալքեբախ, կէս տաւիղ:

Spiníferous ըսբայնի՛ֆէրըս ած. Փշաբեր:

Spink ըսբի՛նք գ. Թռչուն ինչ ճնճղկաչափ, սարեկիկ (տճ. ֆինք):

Spínner ըսբի՛ննըր գ. Մանող, հիւսող. սարդ սարդի:

Spínning wheel ըսբի՛ննինկ հուիլ գ. Անուաւոր գործի մանելոյ:

Spinósity ըսբայնօ՛սիթի գ. Կնճիռն, դըժուարութիւն, լինելն փշոտ:

Spínous ըսբա՛յնըս ած. Փշալից, փշոտ:

Spínster ըսբի՛նսթըր գ. Կին մանող. աղջիկ, օրիորդ (ըստ իրաւագիտաց):

Spínstry ըսբի՛նսթրի գ. Մանուած, մանուածք:

Spíny ըսբա՛յնի ած. Փշոտ, դժուարին, տարժանելի:

Spíracle ըսբի՛րէքըլ գ. Ճեղքուած, ծակ, շնչամուտ:

Spíral ըսբա՛յրէլ ած. Պարուրաձև, ոլորտապտոյտ:

Spírally ըսբա՛յրէլլի մ. Ոլորտաձև, ոլորտապտոյտ, ոլորտ ընդ ոլորտ:

Spire ըսբա՛յր գ. Պարոյր, ոլորտ. բուրգն, կոթող. գագաթն, ծայր:

To Spire, բ, չ. Բրգաձև վերանալ, շեշտանալ, սրանալ. շնչել, առնուլ շունչ:

Spírit ըսբի՛րիթ գ. Հոգի. շունչ, կեանք. հողմ. ոգի, այս, դև. բնութիւն, բնաւորութիւն, յօժարութի, ախորժակ, քիմք. կամք. աշխոյժք, եռանդն, բորբոք, արիութիւն. միտք, հանճար, զօրութիւն մտաց. այր եռանդուն. ոգիք, զօրութիւնք հոգւոյն. նրբագոյն կամ հրեղէն մասունք իրաց, ոգի գինւոյ. աղդումն, աղդեցութի. աղդուութիւն, ուժգնութիւն, ոյժ. խրախոյս, քաջալերք, համարձակութիւն:

To Spírit, բ, ն. Տալ շունչ կամ ոգի. քաջալերել, խրախուսել, սրտապնդել, զօրացուցանել, գրգռել. տանել, ձգել:

Spíritally ըսբի՛րիթէլլի մ. Շնչով, 'ի ձեռն շնչոյ:

Spírited ըսբի՛րիթէտ ած. Աշխոյժ, եռանդուն, ոգելից:

Spíritedness ըսբի՛րիթէտնէս գ. Հոգի, միտք, կարողութիւն հոգւոյ:

Spíritfulness ըսբի՛րիթֆուլնէս գ. Աշխոյժք, եռանդն, զուարթութիւն:

Spíritless ըսբի՛րիթլէս ած. Անզօր, ակար, նկուն, անարի, վեհերոտ, փոքրոգի:

Spíritous ըսբի՛րիթըս ած. Ոգելից, նուրբ, աղդու, բարկ. զուեալ. եռանդուն, աշխոյժ:

Spíritousness ըսբի՛րիթըսնէս գ. Նրբութիւն, աղդուութիւն, արագութիւն:

Spíritual ըսբի՛րիթիուէլ ած. Հոգեղէն, աննիւթ, մտաւոր. հոգևոր, հոգևորական, հոգեկան. եկեղեցական. ոչ ժամանակաւոր, աստուածային:

Spirituálity ըսբիրիթիուէ՛լիթի գ. Հոգեղինութիւն, աննիւթականութիւն. հոգևորութիւն, աստուածպաշտութիւն. հոգևորական կամ եկեղեցական վիճակ:

Spíritualty ըսբի՛րիթիուէլթի գ. Հոգևորական վիճակ, եկեղեցականք:

Spiritualizátion ըսբիրիթիուէլիզէ՛յշըն գ. Վերածութիւն 'ի հոգեղէն վիճակ:

To Spíritualize ըսբի՛րիթիուէլայզ բ, ն. Առնել հոգեղէն, վերածել 'ի հոգեղինութիւն, աննիւթացուցանել:

Spíritually ըսբի՛րիթիուէլլի մ. Հոգեպէս, հոգևորապէս, հոգւով, մտօք:

Spírituous ըսբի՛րիթիուըս ած. Նուրբ, ոգելից. աշխոյժ, եռանդուն, կայտառ:

Spirituósity, Spírituousness ըսբիրիթիուօ՛սիթի, ըսբի՛րիթիուըսնէս գ. Նրբութիւն, աղդուութիւն. արագութիւն:

Spirt ըսբը՛րթ գ. Ցայտ, ցայտումն, բղխումն. յարձակումն, թափ:

To Spirt, բ, չ. Ցայտել, բղխել:

To Spirt, բ, ն. Ցայտեցուցանել, բղխեցուցանել:

To Spírtle ըսբը՛րթըլ բ, ն. Սփռել, ցանել, ծաւալել:

Spíry ըսբա՛յրի ած. Բրգաձև, ոլորտապտոյտ:

Spiss ըսբի՛ս ած. Խիտ, թանձր, թանձրախիտ:

Spíssitude ըսբի՛սսիթիուտ գ. Խտութիւն, թանձրութիւն:

Spit ըսբի՛թ գ. Շամփուր. փոս, խառոչ:

To Spit, բ, ն. Շամփրել, հարկանել 'ի շամփուր. անցուցանել, մխել:

To Spit, բ, ն, և չ. Թքանել: [Hospital.

Spíttal ըսբի՛թթէլ գ. Անկելանոց: Տես

To Spítchcock ըսբի՛չքօք բ, ն. Յօշել զօձաձուկն առ 'ի խորովել:

Spite ըսբա՛յթ գ. Ատելութիւն, ոխ, քէն, չարութիւն, դժկամակութիւն, հակառակութիւն: — of, in — of, ընդդէմ, հակառակ, 'ի նախատինս, յոչ կամաց, առ:

To Spite, բ, ն. Զարիս գործել, չարչարել, տանջել, զայրացուցանել; անարգ առնել:

Spíteful ըսփայթֆուլ ած. Ոխերիմ, չարասէր, ոխակալ, Թշնամանող, ժանտ, դըժկամակ:

Spítefully ըսփայթֆուլլի մ. Բինու, վրէժխնդրութեամբ, չարութեամբ, ցասմամբ, յանհնարինս:

Spítefulness ըսփայթֆուլնէս գ. Չարութիւն, ոխակալութիւն, վրէժխնդրութիւն, քէն, ցասումն:

Spítted ըսփիթթէտ ած. Հարեալ 'ի շամփուր. երկայնեալ, աճեցեալ:

Spítter ըսփիթթըր գ. Որ հարկանէ 'ի շամփուր. Թքանող, որ սաէպ Թքանէ. մատաղ եղջերու:

Spíttle ըսփիթթըլ գ. Անկելանոց: Տես Hospital.

Spíttle, գ. Թուք, խուխ, լորձունք:

Spítvenom ըսփիթվէնըմ գ. Թուք Թունաւոր, Թոյն բերանոյ:

Splanchnólogy ըսփլէնքնօլըճի գ. Ճառ զաղեաց, ընդերաբանութիւն:

To Splash ըսփլէշ բ, ն. Տղմաշաղախ առնել, ընկղմել 'ի աղմի:

Spláshy ըսփլէշի ած. Տղմաշաղախ, տըղմալից:

To Splay ըսփլէյ բ, ն. Խախտել կամ խորտակել զուս երիվարին: – foot, Թիւրաստունգն, խեղաԹիւր: – mouth, բերան բացեալ կամ Թիւրեալ:

Spleen ըսփլին գ. Փայծաղն. ցասումն, բարկութիւն, ոխ, սրտմտութիւն, մաղձ, դառնութիւն. անչափ ուրախութիւն: – wort, փայծեղնիճ (խոտ ինչ):

Spléened ըսփլինտ ած. Անփայծաղն:

Spléenful ըսփլինֆուլ ած. Ցասմնոտ, բարկացող, դեգ, մելամաղձոտ, ժանտ:

Spléenless ըսփլինլէս ած. Բաղցր, քաղցրաշունչ, հեզիկ:

Spléeny ըսփլինի ած. Բարկացող, դեգ, դիւրագրգիռ:

Spléndent ըսփլէնտէնթ ած. Փայլուն, պայծառ, լուսափայլ, շքեղ:

Spléndid ըսփլէնտիտ ած. Փայլուն, պայծառ, շողշողուն, երևելի, շքեղաշուք:

Spléndidly ըսփլէնտիտլի մ. Պայծառապէս, շքեղս, առատապէս:

Spléndour ըսփլէնտըր գ. Փայլիւն, շողումն, պայծառութիւն, լուսափայլումն, շուք, փառք, մեծութիւն:

Splénetic ըսփլէնէթիք ած. Փայծաղնացաւ. մելամաղձոտ, ժանտ, դեգ:

Splénic ըսփլէնիք ած. Փայծաղնական:

Splénish ըսփլէնիշ ած. Ցասմնոտ, դեգ, դիւրագրգիռ, դառնացեալ:

Splénitive ըսփլէնիթիվ ած. Ցասմնոտ, բարկացող, դիւրագրգիռ:

Splent ըսփլէնթ գ. Ախտ ինչ սրունից ձիոյ:

To Splice ըսփլայս բ, ն. Պնդել կամ հաստատել զերկուսին ծայրս առասանի:

Splint ըսփլինթ գ. Տերտ կամ կտորակ փայտի. կտորակ փայտի 'ի պնդել զխախտեալ ոսկերս:

To Splint, to Splínter, բ, ն. Հաստատել կամ պնդել կտորակօք փայտի. հատանել 'ի չերտս, հատանել, կտորել:

Splínter ըսփլինթըր գ. Տերտ, կտորակ, հատոր, հատուած:

To Splínter, բ, չ. Հատանիլ 'ի չերտս, կտորիլ, բեկանիլ:

To Split ըսփլիթ բ, ն. Հերձանել, պատառել, ճեղքել, պայԹել. երկփեղկել, անջատել, բաժանել, զատանել, տրոհել. խորտակել, բեկանել, հարկանել զքարի, նաւաբեկել. երկպառակել, հերձուած արկանել:

To Split, բ, չ. Հերձանիլ, պատառիլ. խորտակիլ, բեկանիլ. պայԹիլ. հարկանիլ զքարի, խորտակիլ նաւու:

Splítter ըսփլիթթըր գ. Հերձանող, պատառող, խորտակող:

Splútter ըսփլըթթըր գ. Տշուկ, շշնջիւն, աղմուկ:

Spoil ըսփօյլ գ. Կապուտ, կողոպուտ, աւար, յափշտակութիւն. եղծումն, խանգարումն, ապականութիւն, վատԹարութիւն. խորխ:

To Spoil, բ, ն. Հանել, մերկացուցանել, կապտել, կողոպտել, աւար առնուլ. եղծանել, ապականել, վատԹարացուցանել:

To Spoil, բ, չ. Կողոպտել, յափշտակել, տալ զանձն 'ի յափշտակութիւն. եղծանիլ, ապականիլ:

Spóiler ըսփօյլըր գ. Աւարառու, կողոպտիչ, յափշտակիչ. եղծիչ, ապականիչ:

Spóilful ըսփօյլֆուլ ած. Լի յափշտակութեամբ, եղծիչ, աւերիչ, վնասակար:

Spoke ըսփօք գ. Տառաւիղ անուոյ:

Spoke, Կատարեալ ժամանակ to Speak բայի:

Spóken ըսփօքն. Անցեալ ընդունելութի to Speak բայի:

Spókesman ըսփօքսմէն գ. Միջնորդ, բարեխօս:

To Spóliate ըսփօլիէյթ բ, ն. Կողոպտել, յափշտակել:

Spoliátion ըսփօլիէյշըն գ. Կողոպտումն, յափշտակութիւն, զրկումն:

Spóndee ըսփօնտի գ. Համբոյր (ըստ տաղաչափից):

Spóndyle ըսփօնտիլ գ. Յօդ միջնողին, ողն:

Sponge ըսփընճ գ. Սպունգ, սաԹնուկ:

To Sponge, բ, ն. Սրբել սպնգաւ:

To Sponge, բ, չ. Ծծել իբրև զսպունգ. գծծութեամբ ստանալ:

Spónger ըսփընճըր գ. Պատառաբոյծ, զայլ_ լոցակեր, հացկատակ:

Spónginess ըսփընճինէս գ. Սպնգանման անգայտութիւն կամ փափկութիւն:

Spóngious, Spóngy ըսփընճիըս, ըսփընճի ած. Սպնգային, սպնգանման, ծակոտկէն. խոնաւ, ստգորեալ:

Sponk ըսփընք գ. Մախր, լուցկիք:

Spónsal ըսփօնսըլ ած. Հարսանեաց, պըսակի, ամուսնութեան:

Spónsion ըսփօնշըն գ. Խոստումն, երաշխաւորութիւն:

Spónsor ըսփօնսըր գ. Երաշխաւոր, կընքահայր, կնքամայր:

Spontanéity ըսփօնթէնիիթի գ. Ինքնայօժարութիւն, ինքնակամ յօժարութիւն:

Spontáneous ըսփօնթէնիըս ած. Կամաւոր, ինքնակամ, ինքնայօժար:

Spontáneously ըսփօնթէնիըսլի մ. Կամովին, կամաւ, ինքնին, ինքնակամ:

Spontáneousness ըսփօնթէնիըսնէս գ. Ինքնակամ կամ կամաւոր յօժարութիւն:

Spool ըսփուլ գ. Կկոց:

To Spoom ըսփում բ, չ. Յաջողակս կամ հեզիկ ընթանալ:

Spoon ըսփուն գ. Դրգալ: — -bill, Թռչուն ինչ ջրային: — -drift, փրփուր ալեաց: — -meat, Թան, արգանակ: — -wort, դըքալախոտ: [կամ 'ի ցամաքի:

To Spoon, բ, չ. Նաւել 'ի ծանծաղուտս

Spóonful ըսփունֆուլ գ. Դրգալ մի. սակաւ ինչ քանակութիւն, ճաշակ:

Sporádical ըսփօրէտիքէլ ած. Տարափոխիկ (հիւանդութիւն):

Sport ըսփօրթ գ. Խաղ, զուարճութիւն, զբօսանք. ծաղր, այպն, կատակ. խաղալիկ. ծաղրական ինչ. զբօսանք որսոց, որս:

To Sport, բ, ն. Զբօսեցուցանել, զուարճացուցանել. խաղալ, նկարագրել: —one's self, խաղալ, զբօսնուլ, զուարճանալ:

To Sport, բ, չ. Խաղալ, խայտալ, ցընծալ, զբօսնուլ, զուարճանալ. խաղ առնել, կատակել:

Spórtfull ըսփօրթֆուլ ած. Խնդագին, խայտալից, զուարթ, զուարճալի. ծաղրական, ծիծաղական:

Spórtfully ըսփօրթֆուլլի մ. Խնդագին, խայտանօք. ծաղու, ընդ խաղ, ընդ կատակս:

Spórtfulness ըսփօրթֆուլնէս գ. Խայտանք, խնդութիւն, զուարճութիւն:

Spórtive ըսփօրթիվ ած. Խնդագին, զուարճալից, զուարճալի, բերկրական, զուարճացուցիչ, ծաղրական, ծիծաղական:

Spórtiveness ըսփօրթիվնէս գ. Զուարճութիւն, խնդութիւն, խայտանք:

Spórtsman ըսփօրթսմէն գ. Որսորդ, որսասէր:

Spórtule ըսփօրչիուլ գ. Տուրք, ողորմութիւն, պարգև:

Spot ըսփօթ գ. Արատ, բիծ. կեղտ կամ վատ անուն. տեղի, վայր. դաշտավայր: Upon the —, անդէն 'ի տեղւոջն, անդէն և անդ, իսկոյն:

To Spot, բ, ն. Արատել, բծաւորել, աղտեղել. պիսակ կամ խայտաբղէտ յօրինել, պիսակացուցանել. ապականել, խանգարել, եղծանել. աղնեգործել, նկարակերտել:

Spótless ըսփօթլէս ած. Անբիծ, անարատ, անշաղախ, մաքուր:

Spótter ըսփօթթըր գ. Որ արատէ. աղնեգործ, նկարակերտ:

Spótty ըսփօթթի ած. Արատաւոր, բծաւոր, պիսակոտ, խայտաբղէտ:

Spóusal ըսփաուզէլ ած. Հարսանեաց, ամուսնական, պսակի:

Spóusal, գ. Հարսանիք, պսակ, ամուսնութիւն:

Spóuse ըսփաուզ գ. Փեսայ, այր. հարսն, կին. ամուսին:

Spoúsed ըսփաուզտ ած. Ամուսնացեալ, պսակեալ:

Spóuseless ըսփաուզլէս ած. Անփեսայ, անհարսն. անհարսնացեալ, անայր. անկին, ամուրի:

Spout ըսփաութ գ. Խողովակ ջրոյ. ցայտ ջրոյ. սահանք. Թաթառն:

To Spout, բ, ն. Ցայտեցուցանել, ցնցըղկել, բղխել, հոսել: [ելանել:

To Spout, բ, չ. Ցայտել, բղխել, հոսել,

Sprain ըսփրէյն գ. Թիւրութիւն կամ ոլորումն յօդուածոց:

To Sprain, բ, ն. Թիւրել կամ ոլորել զյօդուածս անդամոց:

Spraints ըսփրէյնթզ գ. Թակոր ջրշան:

Sprang ըսփրէն. Կատարեալ ժամանակ to Spring բայի:

Sprat ըսփրէթ գ. Ազգ տարեխ ձկան:

To Sprawl ըսփրօլ բ, չ. Թաւալիլ ընդ երկիր, անկեալ կալ ընդ երկիր տարածեալ. շարժիլ, Թաւալիլ:

Spray ըսփրէյ գ. Ոստ ծառոց, բարունակ, ճիւղ, շառաւիղ, ստեղն. փրփուր ծովու:

Spread ըսփրէտ գ. Սփիւռ, տարածութիւն, ընդարձակութիւն. բացուած, պարզուած:

To Spread, բ, ն. Սփռել, տարածել, երկայնել, ընդարձակել, պարզել, բանալ

ծածկել, պատել. դրուագել. նաշխել, նամքուել, քարոզել. հնչել, հանել:

To Spread, բ, չ. Տարածիլ, ծաւալիլ, ձգիլ, բանիլ, ընդարձակիլ:

Spreáder ըսփրէտըր գ. Սփռող, տարածող, ծաւալող, սերմանող, քարող:

Sprent ըսփրէնթ ած. Սրսկեալ, հոսեալ:

Sprig ըսփրիկ գ. Ոստ, ճիւղ, բարունակ, շառաւիղ, սաղն: – chrystal, ձև ինչ գըտեալ յերակս քարանց:

Spríggy ըսփրիկկի ած. Ոստալից, բազմասաղն, աճունաճիւղ:

Spright ըսփրայթ գ. Ոգի, ցնորք առ աչօք. աշխոյժք, եռանդն, կայտառութիւն. նետ ինչ:

To Spright, բ, ն. Տրջիլ խերև ոգւոյ կամ զառ աչօք ցնորս:

Spríghtful ըսփրայթֆուլ ած. Աշխոյժ, կայտառ, եռանդուն, զուարթ, առոյգ, կորովի:

Spríghtfully ըսփրայթֆուլլի մ. Աշխուժութեամբ, կորովութեամբ:

Spríghtless ըսփրայթլէս ած. Տխուր, թախծալի, թոյլ, լքեալ, անզօր:

Spríghtliness ըսփրայթլինէս գ. Առուգութիւն, կայտառութիւն, զուարթութիւն, կորովութիւն, աշխոյժք:

Spríghtly ըսփրայթլի ած. Աշխոյժ, կայտառ, զուարթ, առոյգ, կորովի:

Spring ըսփրինկ գ. Գարուն. առաձգական մարմին, զսպանակ. առաձգական զօրութիւն. զօրութիւն, ազդուութիւն. ընդոստումն, վազք, յարձակումն, թափ. ակն ջրոյ, աղբիւր, աղբերակն. ելք, ծագումն. սկիզբն, արմատ. առիթ, պատճառ: – -tide, խաղաղք՝ յորդութիւն առճումն ծովու: – -time, գարուն: – -water, ակնաղբիւր, աղբիւրակն: – -wheat, ցորեան կանխահաս:

Spring, ած. Գարնային, գարնանի:

To Spring, բ, չ. Բղխել, բուսանել, ընձիւղիլ, բողբոջիլ, աճել. ծագել, ելանել, երևիլ. ծնանիլ, գոյանալ, յառաջ գալ. ընդոստնուլ, խաղալ, խայտալ, վազել, յարձակիլ:

To Spring, բ, ն. Բղխեցուցանել, բուսուցանել, հանել. առնուլ ջուր, մտանել ջրոյ ընդ ծակոտիս նաւու. փորել, ական հատանել, հերձանել, պատառել. ընդոստուցանել:

Spríngal ըսփրինկըլ գ. Պարման, պատանի:

Springe ըսփրինճ գ. Թակարդ, վարմ:

Springer ըսփրինկըր գ. Որ հանէ յորջոյ զերէս:

Spríngalt ըսփրինկհօլթ գ. Կաղութիւն ձիոյ:

Sprínginess ըսփրինկինէս գ. Առաձգականութիւն:

Spríngle ըսփրինկըլ գ. Լար, խեղդ, վարմ, թակարդ, ծուղակ:

Spríngy ըսփրինկի ած. Առաձգական. աղբերաշատ, ջրարբի:

To Sprínkle ըսփրինքըլ բ, ն. Սրսկել, սփռել, ցանել, արկանել. թրջել, թանալ, առոգել, լուանալ:

To Sprínkle, բ, չ. Սրսկել, ցանել, արկանել:

Sprínkler ըսփրինքլըր գ. Սրսկող, ցանող:

Sprit ըսփրիթ գ. Ընձիւղ, բողբոջ:

To Sprit, բ, ն. Ընկենուլ, արկանել: Տես to Spirt.

To Sprit, բ, չ. Ընձիւղիլ, բողբոջիլ:

Sprítsail ըսփրիթսէյլ գ. Առագաստ ինչ նաւու:

Sprite ըսփրայթ գ. Ոգի, ցնորք առ՛ աչօք:

Sprítefully ըսփրայթֆուլլի մ. Տ. Sprightfully.

Sprítely ըսփրայթլի մ. Զուարթագին, խնդագին, աշխուժութեամբ:

Sprout ըսփրաութ գ. Ընձիւղ, բողբոջ, շառաւիղ:

To Sprout, բ, չ. Բողբոջիլ, ընձիւղիլ, շառաւիղիլ, բուսանիլ, աճել. բղխել, ծագել, ելանել:

Spruce ըսփրուս ած. Նազելի, չքնաղ, պճնազարդ, յարդարուն:

Spruce, գ. Եղևին (ծառ): – beer, գարեջուր ինչ բարկ: – leather, կաշի Բրուսիոյ:

To Spruce, բ, չ. Պճնիլ, զարդարիլ:

Sprúcely ըսփրուսլի մ. Պճնազարդ, պաճուճեալս:

Sprúceness ըսփրուսնէս գ. Պճնութիւն, պաճուճանք:

Sprung ըսփրընկ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութի to Spring բայի:

Sprunt ըսփրընթ գ. Կարճ ինչ և գժուարաթեք:

Spud ըսփըտ գ. Դանակ կարճ և անպիտան. թզուկ, գաճաճ:

Spume ըսփիում գ. Փրփուր:

To Spume, բ, չ. Փրփրել, փրփրալ:

Spúmous, Spúmy ըսփիումըս, ըսփիումի ած. Փրփրալից, փրփրաշան:

Spun ըսփըն. Կատարեալ ժամանակ, և անցեալ ընդունելութիւն to Spin բայի:

Spunge ըսփընճ. Տես Sponge.

To Spunge, բ, չ. Պատառաբոյծ լինել: Տես to Sponge.

Spúnginghouse ըսփընճինկհաուս գ. Տուն կալանաւորականի:

Spúngy ըսփընճի ած. Սպնգային, սպըն-

գանձան, փափուկ, ծակոտկէն. խոնաւ, առգորեալ. առգոյուն, որ ծծէ:
Spunk սբընք. Տես Sponk.
Spur սբըր գ. Մտրակ. գրգիռ, խթան. կոշտ աքաղաղի. սուր (ծառոց). ուռոյց: — -maker, մտրակագործ: — -wheel, ոտնի:
To Spur, բ, ն. Մտրակել. գրգռել, շարժել, մղել, առիթել, փութացուցանել:
To Spur, բ, չ. Աճապարել, փութալ, առիթել. քանալ, յառաջադէմ նկրտիլ:
Spúrgalled սբըրկօլտ ած. Մտրակեալ, հարեալ:
Spurge սբըրճ գ. Կաղանչան (խոտ):
Spúrious սբիուրիըս ած. Անհարազատ. պոռնկորդի:
Spúriousness սբիուրիըսնէս գ. Անհարազատութիւն:
Spúrling սբըրլինկ գ. Փոքրիկ ձուկն ինչ ծովային:
Spurn սբըրն գ. Ոտնհարութիւն, նախատինք, անարգանք. կիցք:
To Spurn, բ, ն. Ոտամբ հարկանել կամ 'ի բաց մերժել, ոտնհար լինել. մերժել, անգոսնել, արհամարհել:
To Spurn, բ, չ. Անկուշել, աքացել, կիցս արձակել, ոտնհար լինել:
Spúrney սբըրնի գ. Բոյս ինչ:
Spúrrer սբըրըր գ. Որ մտրակէ կամ գրգռէ:
Spúrrier սբըրիըր գ. Մտրակագործ:
Spúrry սբըրի գ. Մատախեղ (խոտ):
To Spurt սբըրթ. Տես to Spirt.
Spúrway սբըրուէյ գ. Ճանապարհ վասն հեծելոց:
Sputátion սբիութէյշըն գ. Թքումն, թուք:
Spútter սբըթըր գ. Թուք, խուխ:
To Spútter, բ, չ. Առէպ թքանել. Ճայթել կայծականց հրոյ. շառաչմամբ կամ բերանալիր խօսել:
To Spútter, բ, ն. Թքանել, հանել արտաքս 'ի բերանոյն շառաչմամբ:
Spútterer սբըթըրըր գ. Թքանող:
Spy սբայ գ. Լրտես, դէտ: — -boat, նաւակ լրտեսաց:
To Spy, բ, ն. Լրտեսել, գիտել, հետազօտել. նշմարել, տեսանել, գտանել:
To Spy, բ, չ. Դիտել, զննել, հետազօտել:
Squab սքուօպ ած. Անփետուր, նորածին. յոյր, յաղթանդամ, գիրապարար:
Squab, գ. Աղաւնի նորածին. սնարք, բարձ, բազմոց փետրալից: — -pie, ծալ կամ կարկանդակ բազմահամ:
Squab, մ. Ուժգին, գլխապատառ:
To Squab, բ, չ. Գլխապատառ կամ ուժգնութեամբ յերկիր անկանել:
Squábbish, Squábby սքուօպիշ, սքուօպի ած. Յոյր, թանձրամարմին, մսեղէն:
Squábble սքուօպըլ գ. Վէճ, կագ, կռիւ, հակառակութիւն:
To Squábble, բ, չ. Վիճել, կագել, հակառակել:
Squábbler սքուօպլըր գ. Կռուասէր, հակառակասէր:
Squádron սքուօտրըն գ. Քառակուսի ճակատ զօրաց. գունդ, խումբ. գումարտակ նաւուց:
Squádroned սքուօտրընտ ած. Քառակուսի ճակատեալ:
Squálid սքուօլիտ ած. Գձուձ, աղտեղի, գարշելի:
Squall սքուօլ գ. Ճիչ, աղաղակ. մրրիկ կամ փոթորիկ (ըստ նաւորդաց):
To Squall, բ, չ. Ճիչ բառնալ, ճչել, աղաղակել:
Squáller սքուօլըր գ. Աղաղակող, ճչող:
Squálly սքուօլի ած. Մրրկածին, մրրկայոյզ, մրրկեալ:
Squálor սքուօլըր գ. Գձձութիւն, աղտեղութիւն, գարշութիւն:
Squámous սքուէյմըս ած. Թեփաւոր, թեփալից:
To Squánder սքուօնտըր բ, ն. Վատնել, շռայլութեամբ կորուսանել. ցրուել, ծախել, ցիր և ցան առնել:
Squánderer սքուօնտըրըր գ. Վատնիչ, շռայլ:
Square սքուէյր ած. Քառակուսի. ուղղանկիւն. յարմար, համեմատ, հաւասար. հաւասարիմ, հաստատուն. ուղիղ, արդար, վայելուչ. քառակուսի (արմատ՝ ըստ երկրաչափից):
Square, գ. Քառակուսի. քառակուսի հրապարակ. քառակուսի մէջոց անկեանց. հարթաչափ (գործի), կանոն. հաւասարակշռութիւն, ուղղութիւն, համեմատութիւն. քառակուսի ճակատ զօրաց. քառակուսի թիւ. քառեակ թիւ. հաւասարութիւն, չափ. քառորդութիւն (մոլորակաց): Squares go, յաջողիլ, յառաջադէմ լինել, բարւոք ընթանալ:
To Square, բ, ն. Քառակուսել, գործել քառակուսի. վերածել 'ի քառակուսի. ուղղել, կանոնել, յօրինել, կազմել. յարմարել, պատշաճել. հայել մոլորակաց 'ի քառորդութեան անդ:
To Square, բ, չ. Յարմարիլ, պատշաճիլ, համեմատիլ, ուղղութեամբ գնալ. հակառակիլ:
Squáreness սքուէյրնէս գ. Քառակուսութիւն, լինելն քառակուսի:
Squash սքուօշ գ. Կակուղ կամ դիւրա-

րեկ ինչ. անկումն յանկարծակի, տապաստ. ղարկուած կամ բաղխումն գետնաւէկ մարմնոց. բոյս ինչ:

To Squash, բ., ն. Ջախջախել, խորտակել:

Squat ըսքուօ՛թ գ. Հանք ինչ:

Squat, գ. Կորացումն առ 'ի թագչել. յանկարծակի անկումն, տապաստ:

Squat, ած. Կորացեալ առ 'ի թագչել. կարկամեալ, կարճ և լայն:

To Squat, բ., չ. Կորանալ առ 'ի թագչել, ղօղել:

Squeak ըսքուի՛ք գ. Ճիչ, գոչիւն:

To Squeak, բ., չ. Ճչել առ ցաւոց. աղաղակել, ճիչ բառնալ. շաչել, շառաչել. գոչել, ձայն արձակել:

To Squeal ըսքուի՛լ բ., չ. Ճչել, ճիչ բառնալ:

Squeámish ըսքուի՛միշ ած. Ջանձրացկոտ, որ դիւրաւ յափրանայ, դժկամակ, անհաճոյ, դժուարահաճ:

Squeámishness ըսքուի՛միշնէս գ. Գրգռութիւն, յափրանք, զզուանք, նողականք ստամոքաց:

Squeeze ըսքուի՛զ գ. Ճնշումն, սեղմումն, ճմլումն:

To Squeeze, բ., ն. Ճնշել, ճմլել, քամել, սեղմել. հարստահարել, նեղել, տառապեցուցանել:

To Squeeze, բ., չ. Ճնշիլ, ճմլիլ, սեղմիլ:

Squelch ըսքուէ՛լչ գ. Անկումն, տապաստ, ծանրութիւն, ճմլումն:

Squib ըսքուի՛պ գ. Աղդ ինչ արուեստական խաղալիկ հրոյ. տարփածու կամ պղծնասէր ոք:

Squill ըսքուի՛լ գ. Մկնասոխ (խոտ). ձուկն ինչ. միջատ ինչ:

Squínancy ըսքուի՛նէնսի գ. Փողացաւք, փողացաւութիւն:

Squint ըսքուի՛նթ ած. Ջարատես, շարակն: – -eyed, շիլ, շլակն. շարատես:

To Squint, բ., չ. Թիւր կամ ընդ ակամբ ակնարկել, շարակնել:

To Squint, բ., ն. Դիտել առ 'ի շեղ, խոտորնակի ակնարկել:

Squintifégo ըսքուինթիֆի՛կօ ած. Որ թիւրս ակնարկէ, շարատես, շարակն:

To Squíny ըսքուի՛նի բ., չ. Ընդ ակամբ հայել, շարակնել:

Squire ըսքուա՛յր գ. Ախոռապետ. ձիավարժ, վարուանդապետ. ասպետ, ազնուական. ուղեկից, շքադիր կամ ազնուաղարմ պաշտօնեայ աւագաց: Տ. Esquire. – hood, – ship, պաշտօն՝ պատիւ՝ աստիճան՝ ազնուականութիւն ախոռապետի՝ ասպետի, և այլն:

Squírrel ըսքուէ՛րէլ գ. Սկիւռ (թաւաձեւ կենդանի մկնանման):

Squirt ըսքուը՛րթ գ. Սրինգ բժշկաց. սրսկումն, հոսումն, ցայտումն, կայլակ:

To Squirt, բ., ն. Արկանել կամ սրսկել սրնգաւ:

To Squirt բ., չ. Ծաղակրատել, բարբանջել:

Squírter ըսքուը՛րթըր գ. Որ սրսկէ կամ արկանէ սրնգաւ:

Stab ըսթէ՛պ գ. Հարուած, վէրք, խոցուած:

To Stab, բ., ն. Հարկանել, խոցել, առ 'ի մահ վիրաւորել:

To Stab, բ., չ. Հարկանել, վէրս 'ի վերայ դնել. խոցել:

Stábber ըսթէ՛պըր գ. Հարկանող, սպանող:

Stabíliment ըսթէպի՛լիմէնթ գ. Հաստատութիւն, ամրութիւն, պնդութիւն:

Stabílity ըսթէպի՛լիթի գ. Հաստատութի՛ն, ամրութիւն. պնդութիւն, կարծրութիւն. անշարժութիւն, անփոփոխութիւն:

Stáble ըսթէ՛պլ ած. Հաստատուն, մնայուն, կայուն, տեւական, անփոփոխ, անշարժ:

Stáble, գ. Ախոռ, գոմ, փարախ, գադարք անասնոց: – -boy, – -man, ախոռապան, ձիադարման:

To Stáble, բ., չ. Դադարիլ, տաւաղիլ:

To Stáble, բ., ն. Դնել յախոռի, ժողովել 'ի գոմ կամ 'ի փարախ, տաւաղել:

Stábleness, Stabílity ըսթէ՛պլնէս, ըսթէպի՛լիթի գ. Հաստատութիւն, ամրութիւն, պնդութիւն, անշարժութիւն:

To Stáblish ըսթէ՛պլիշ բ., ն. Հաստատել, կացուցանել, դնել, կարգել, սահմանել:

Stack ըսթէ՛ք գ. Դագիղ, օրան, դէզ, կոյտ. շարք կամ կարգ ծխնելուզաց:

To Stack, բ., ն. Դիզել, բարդել, կուտել, շեղջել:

Stacte ըսթէ՛քթ գ. Սատշխն:

Stáddle ըսթէ՛տըլ գ. Ցուպ, նեցուկ, յենարան, գաւազան. ծառ թողեալ 'ի պէտս փայտի:

To Stáddle, բ., ն. Նեցուկ արկանել:

Stádtholder ըսթէ՛տհօլտըր գ. Գահերէց հնոյ հասարակապետութե հոլանտացւոց: – ship, գահերիցութիւն:

Staff ըսթէ՛ֆ (յոգն. staves) գ. Ցուպ, գաւազան. շերտ տակառաց. նեցուկ, ամրութիւն, հաստատութիւն. բուն (նիզակի, և այլն). ձող. տափաձան սանդղոց. գաւազան իշխանութեան. տուն (տաղից): – -tree, տունկ ինչ ազխտակածաղիկ և մշտադալար (տձ. գը՛ա ոքաձը):

Stáffish ըսթէ՛ֆֆիշ ած. Պինդ, խիստ, կարծր:

Stag ըսթէ՛կ գ. Եղջերու:

Stage ըսթէ՛յճ գ. Տեսարան, հանդիսա-

րան. Թատր. կայան, բեմ, օթեւան. կայք, աստիճան: — -coach, կառք սուրհանդակաց, ընդակառք: — -play, Թատերախաղ: — -player, դերասան, գուսան, երգակ: — -waggon, Թրթռական (կառք):

Stáger ըստէյճըր գ. Կատակերգակ, գուսան, դերասան. փորձ, քաջակիրթ, հըմուտ, բանիբուն:

Stágevil ըստէյճիվըլ գ. Ախտ ինչ ձիոյ:

Stággard ըստէկկէրտ գ. Եղջերու չորեքամեայ:

To Stágger ըստէկկըր բ., չ. Դանդաչել, դեգերել, տատանիլ, գնալ գայթ 'ի գայթի. տատանիլ 'ի միտս, երկմտիլ, կալ 'ի վարանս, տարակուսիլ:

To Stágger, բ., ն. Դողացուցանել, տատանեցուցանել, շարժել, տատանել, խռովեցուցանել. յերկբայս արկանել, երկմտեցուցանել:

Stággers ըստէկկըրզ գ. Պտոյտ գլխոյ երիվարի. յիմարութիւն, կատաղութիւն, զառանցանք:

Stágnancy ըստէկնէնսի գ. Լճացումն, դադարումն, անշարժութիւն:

Stágnant ըստէկնէնթ ած. Լճացեալ, անշարժ, դադարեալ:

To Stágnate ըստէկնէյթ բ., չ. Լճանալ, դադարիլ, մնալ անշարժ:

Stagnátion ըստէկնէյշըն գ. Լճացումն, դադարումն, անշարժութիւն:

Staid ըստէյտ ած. Զգաստ, ուշիմ, խոհական, հանդարտ, ծանրաբարոյ:

Stáidness ըստէյտնէս գ. Զգաստութիւն, հանդարտութիւն, ծանրութիւն, խոհականութիւն, զգօնութիւն:

Stain ըստէյն գ. Բիծ, արատ, աղտ, աղտեղութիւն. կեղտ անուն, վատահամբաւութիւն. ամօթ, նախատինք:

To Stain, բ., ն. Արատել, աղտեղել, ապականել. ներկել. վատահամբաւել, վատանուն առնել: [նիչ:

Stáiner ըստէյնըր գ. Արատիչ, ապակա-

Stáinless ըստէյնլէս ած. Անբիծ, անարատ, մաքուր. առանց ապականաց, անապականա:

Stair ըստէյր գ. Աստիճան սանդղոյ, աստիճան, սանդուղք: Up -s, 'ի վեր, down -s, 'ի վայր: — -case, սանդուղք:

Stake ըստէյք գ. Ցից, խեչակ. խարշ կամ մուրս անասնոց. դրամ կամ գումար դրամոց 'ի խաղու. բաղդ, գլխուած, վտանգ, պատահար:

To Stake, բ., ն. Ամրացուցանել ցցիւք, խեչակս արկանել. դնել 'ի դրաւ. արկանել 'ի վտանգ:

Staláctite ըստէլէքթայթ գ. Պաղանձաւ (քար սառնանման գոյացեալ 'ի քարանձաւս, տճ. թամլա կամ գամըրլը թաշը):

Stalágmite ըստէլէկմայթ գ. Քար ինչ գոյացեալ 'ի ջրոյ (տճ. էմճէք թաշը):

Stale ըստէյլ ած. Հնացեալ, անցեալ, աւերեալ, ապականեալ, աղաղեալ, վատթար, անպիտան, անկեալ 'ի մոռացօնս:

Stale, գ. Հրապոյրք, գրգիռ, խայծ. բող, պոռնիկ. մեզեր, դատարկ. մէզ գարշահոտ. գարեջուր ապականեալ:

To Stale, բ., ն. Հնացուցանել, բառնալ զավորութիւն, 'ի մոռացօնս արկանել:

To Stale, բ., չ. Միզել (անասնոց):

Stálely ըստէյլլի մ. Ի վաղուց հետէ:

Stáleness ըստէյլնէս գ. Հնութիւն, ապականութիւն, յոռութիւն:

Stalk ըստօք գ. Սիգաձեւ ընթացք. ցօղուն, ծիղ, ծղօտ, կանթ:

To Stalk, բ., չ. Սիգալ, սիգաձեւ ընթանալ, լինել անձնահաճ:

Stálkinghorse ըստօքինկհօրս գ. Կեղծիք, պատրուակ, պատճառանք:

Stálky ըստօքի ած. Նման ծղօտի կամ կանթի:

Stall ըստօլ գ. Ախոռ, գոմ, մսուր. սեղան կամ սեղանատախտակ վաճառաց. կրպակ վաճառաց. նստարան 'ի դասի եկեղեցւոյ:

To Stall, բ., ն. Դնել յախոռի. տալ իշխանութիւն:

To Stall, բ., չ. Կալ, բնակել, տեւանիլ:

Stállage ըստօլլէճ գ. Վարձ ախոռոյ. աղբ:

Stállfed ըստօլֆէտ ած. Պարարտացեալ յախոռի:

Stállion ըստէլիըն գ. Ձի մատակախաղ, դրաստ մատակախանձ:

Stámina ըստէմինէ գ. Սկզբունք իրաց. ընդագոյն մասունք մարդկային մարմնոյ. առէջք ծաղկանց անկոյ:

Stamíneous ըստէմինիըս ած. Մանրաթել, որ ունի մանրաթելս:

Stámmel ըստէմմէլ գ. Տեսակ ինչ կարմիր գունոյ:

To Stámmer ըստէմմըր բ., չ. Թոթովել, պապաջել, կակազել:

Stámmerer ըստէմմըրըր գ. Թոթով, թոթովախօս, թլուատ, կակազող:

Stamp ըստէմփ գ. Կնիք, դրոշմ. տիպ, տպաւորութիւն, պատկեր. նշան, օրինակ, ձեւ, գաղափար. յարգ, գին:

To Stamp, բ., ն. Հարկանել ոտամբ ըզգետին. առ ոտն կոխել, մանրել, խորտակել, փշրել. կնքել, դրոշմել, տպաւորել, դնել նշան կամ կնիք. հատանել դրամ. կազմել, ստեղծել, ձեւացուցանել:

To Stamp, բ, չ. Դոփել, գափը հատանել, արոփել:

Stámper ըստէմփըր գ. Սանդ, անկան:

Stanch ըստանչ ած. Հաստատուն, անշարժ, պինդ, անտեղիտալի. անյողդողդ, քաջ. զգաստ, խոհական:

To Stanch, բ, ն. Լճացուցանել, դադարեցուցանել:

To Stanch, բ, չ. Լճանալ, դադարիլ, կալ (բղխման արեան):

Stáncher ըստանչըր գ. Որ դադարեցուցանէ զբղխումն արեան:

Stánchion ըստէնշըն գ. Խեչակ, նեցուկ, ամրութիւն, հաստատութիւն:

Stánchless ըստանչլէս ած. Անդադարելի, անարգել, անյագ, անշիջանելի:

Stand ըստէնտ գ. Կայք, կայան, վիճակ, տեղի, վայր, պահ, տեղի ժամադրութե. հանգիստ, դադարումն. արգել, խոչ, խափան. ընդդիմութիւն, դիմակալութիւն, կնճիռն, տագնապ. կէտ, կատար. սեղան, բազմոց, կայարան:

To Stand, բ, ն. Զդէմ ունել, 'ի դիմի հարկանիլ, ընդդէմ կալ. տոկալ, տանել, համբերել. ունել, պահել:

To Stand, բ, չ. Յոտին կալ, կանգնիլ, յառնել. կանգուն կամ հաստատուն կալ. դիզանալ հերաց, քամիլ. կալ, մնալ, դադարիլ, զտեղի առնուլ. զդէմ ունել, 'ի դիմի հարկանիլ, պաշտպան կալ. տեւել, տոկալ, ժուժել, չտալ տեղի. գտանիլ, լինել, կալ 'ի տեղի. հաստատիլ, յենուլ. ունել զընթացս, ուղղիլ. մատուցանել կամ առաջի առնել զանձն. դադարիլ, անշարժ մնալ, լճանալ. յամել, յապաղել, ժամավաճառ լինել. կալ մնալ, յարանալ, սպասել. յամառիլ, պնդիլ: — by, կալ առընթեր, պաշտպանել, օգնել, ձեռն տալ. մերձ կալ. հանգչիլ կամ կալ 'ի վերայ: — for, մատուցանել զանձն, ինքնամատոյց լինել. ունել զկողմն, կուսակից կամ ջատագով լինել, պաշտպան կալ: — off, 'ի բաց կալ, 'ի բացեայ լինել. հեռանալ, մեկնիլ, խորշիլ. ցցուիլ, ելանել արտաքս, յառնել: — out, յառնել 'ի վերայ, զդէմ ունել, ընդդէմ կալ, հակառակել. 'ի բաց կալ, խորշիլ, հեռանալ, տեղի տալ. ցցուիլ, ուռնուլ: — to, ունել, պահել, կալ. յարիլ, յենուլ, հաստատիլ: — under, կալ 'ի ներքոյ, բառնալ, 'ի վեր ունել, ժուժել, տոկալ: — up, յառնել 'ի վեր, կանգնիլ, յառնել: — upon, օգտել, օգուտ լինել. յարգել, մեծ ինչ համարել. պանծալ, պարծիլ, ճոխանալ. կալ 'ի վերայ, հաստատիլ, պնդիլ:

Stándard ըստէնտէրտ գ. Դրօշ. պարագլուխ, առաջնորդ. չափ կամ կշիռ սահմանեալ. օրինակ, կանոն, գաղափար. ծղօտ, ծառատունկ: — bearer, դրօշակիր:

Stándel ըստէնտէլ գ. Ծառատունկ բարձրաբերձ:

Stánder ըստէնտըր գ. Որ կայ. ծառատունկ, ծառ: — -by, by- —, առաջիկայ, հանդիսական, տեսող:

Stánding ըստէնտինկ ած. Յոտին, կանգուն. հաստատուն, կարգեալ, սահմանեալ. կայուն, մնացական, տեւական. լճացեալ, դադարեալ. անշարժ:

Stánding, գ. Տեւողութիւն, վիճակ. կայք, տեղի, վայր, ատեան:

Stándish ըստէնտիշ գ. Կաղամար:

Stang ըստէնկ գ. Ձող, ձողաչափ:

Stank ըստէնք ած. Խոնջ, վաստակեալ, լքեալ, վաստակաբեկ:

Stank, Կատարեալ ժամանակ to Stink բային:

Stánnary ըստէննէրի ած. Անագեայ, անագի:

Stánza ըստէնզէ գ. Տուն տաղից:

Stáple ըստէյփըլ գ. Վաճառատեղի. նիւթ ձեռակերտուածոց:

Stáple, ած. Կարգեալ կամ որոշեալ 'ի պէտս վաճառուց, առանձին կամ սեպհական (վաճառ). ըստ օրինաց վաճառականութեան:

Stáple, գ. Նիգ դրան:

Star ըստար գ. Աստղ. աստղ բեւեռական. աղթարք. աստղանիշ (նշան): — -gazer, աստղագէտ, աստղահմայ: — -fish, կէտ ինչ բազմոտանի: — -hawk, ազգ բազէի: — — shoot, ասուպ: — -wort, բոյս ինչ:

Stárboard ըստարպորտ գ. Աջակողմն նաւուն:

Starch ըստարչ գ. Օսլայ:

To Starch, բ, ն. Օծանել օսլայիւ:

Stárched ըստարչտ ած. Օծեալ օսլայիւ. արուեստակեալ, մանուածոյ, որոշ, առանձին, ճիշդ:

Stárcher ըստարչըր գ. Որ օծանէ օսլայիւ:

Stárchly ըստարչլի մ. Արուեստակութբ, արուեստիւ, որոշակի:

Stárchness ըստարչնէս գ. Արուեստակութիւն կամ ճշդութիւն բանից:

Stare ըստէյր գ. Պշնումն, անթարթափ հայեցուած. սարեակ, սարի:

To Stare, բ, չ. Յառիլ, պշնուլ, նկատել անքթիթ. ցցուիլ, դիզանալ, ամբառնալ: — in the face, ակն յանդիման երեւիլ, քաջայայտ լինել:

Stárer ըստէյրըր գ. Որ պշնու կամ անթարթափ աչօք հայի:

Stark ըստարք ած. Խիստ, սաստիկ, ուժ-

գլին, գժնդակ. խորին, լիովին, քաջինն, ող֊ ջոյն, համբուն:

Stark, մ. Ողջոյն, բովանդակ, բոլորո֊ վին, ամենեւին:

Stárkly ըսթա՛րքլի մ. Ուժգին, քաջինն:

Stárless ըսթա՛րլէս ած. Անաստղ, խաւա֊ րամած, մթին, խաւարային:

Stárlight ըսթա՛րլայթ գ. Լոյս կամ փայ֊ լումն աստեղաց:

Stárlight, ած. Աստեղափայլ:

Stárlike ըսթա՛րլայք ած. Աստեղանման. աստեղափայլ, պայծառ, լուսաւոր:

Stárling ըսթա՛րլինկ գ. Սարեակ, սարմ:

Stárpaved ըսթա՛րփէյվդ ած. Աստեղազարդ, աստեղալից:

Stárproof ըսթա՛րփրուֆ ած. Ուր ոչ հա֊ սանէ լոյս աստեղաց, անլոյս:

Stár-read ըսթա՛ր-րիդ գ. Աստեղաբանութի:

Stárred ըսթա՛րդ ած. Աստղազդեցիկ. աս֊ տեղազարդ:

Stárry ըսթա՛րրի ած. Աստեղալից, աստե֊ ղազարդ. աստեղեայ. աստեղանման, աս֊ տեղափայլ: [աստեղանշոյլ:

Stárring ըսթա՛րրինկ ած. Աստեղափայլ,

Start ըսթա՛րթ գ. Ընդոստումն, սարսումն, խիթս, ոստումն, քամնումն, սարսափ, դող. յուզումն, շարժումն, դրդիռ. ցայտ. յանկարծ ելք, բղխումն, յարձակումն. հնարք, գիւտ: To get the –, յառաջել, առաւելուլ, գերազանցել, յաղթել:

To Start, բ, ն. Աղմուկ յարուցանել, աղմկել. յարուցանել. առաջի առնել. 'ի լոյս ընծայել, յայտնել, բանալ. խախտել, հանել 'ի տեղւոջէն:

To Start, բ, չ. Ընդոստնուլ, սարսնուլ, խրտնուլ. յառնել, ելանել, ծագել, ամ֊ բառնալ, բուսանել. խոտորիլ, ելանել ար֊ տաքս. ընթանալ, արշաւել, դիմել:

Stárter ըսթա՛րթըր գ. Որ սարսնու կամ խոտորի. որ խնդիր յարուցանէ, առար֊ կու. շուն 'ի խնդիր որսոյ, շուն որ հանէ արտաքս զորսն:

Stártingly ըսթա՛րթինկլի մ. Ընդոստ, ըստ հաճոյս, ըստ քմաց, յանկարծակի:

Stártingpost ըսթա՛րթինկփօսթ գ. Ձիարձա֊ կարան:

To Stártle ըսթա՛րթըլ բ, չ. Ընդոստնուլ, սարսնուլ, շլանուլ, խրտնուլ. սարսափիլ, քամնիլ, դողալ, ղաշի հարկանիլ:

To Stártle, բ, ն. Ընդոստուցանել, սար֊ սուցանել. շլացուցանել, խռովեցուցանել, դողացուցանել, ահ արկանել, պակուցա֊ նել. խոտորեցուցանել, դարձուցանել, շարժել:

Stártup ըսթա՛րթըփ գ. Սղքաս որ յան֊ կարծ մեծացեալ:

To Starve ըսթա՛րվ բ, չ. Կորնչիլ, սատա֊ կիլ, մեռանիլ. սովամահ լինել. սառիլ կամ մեռանիլ 'ի ցրտոյ, ընդարմանալ. չքաւո֊ րիլ յոյժ յոյժ:

To Starve, բ, ն. Սովամահ առնել, սպա֊ նանել կամ նուաճել սովու. սառուցանել կամ ընդարմացուցանել 'ի ցրտոյ. ընդար֊ մացուցանել, տկարացուցանել, բառնալ զզօրութիւն:

Stárveling ըսթա՛րվլինկ ած. Քաղցեալ, նքողեալ, կթուցեալ:

Stárveling, գ. Կենդանի սովալլուկ:

Státary ըսթէ՛յթէրի ած. Որոշեալ, կար֊ գեալ, սահմանեալ:

Státe ըսթէ՛յթ գ. Վիճակ, հանգամանք. զխարդն, որպիսութիւն. եղանակ, չափ, սահման, պայման. կէտ, կատար. տէրու֊ թիւն. պետութիւն, իշխանութիւն, եր֊ կիր. աստիճան, կարգ, աւագութիւն, պա֊ տիւ, մեծութիւն. հանդէս, շուք, փառք. աթոռ թագաւորութեան կամ իշխանու֊ թիւն. գահ, գահաւորակ. այր երեւելի. մեծամեծք, ազատորեար, աւագանի: – sman, քաղաքագէտ. պաշտօնեայ գործոց տէրութեան:

To State, բ, ն. Կարգել, սահմանել, կա֊ նոնել, հաստատել. առաջի առնել, յան֊ դիման կացուցանել, բացայայտել, ցու֊ ցանել:

Státeliness ըսթէ՛յթլինէս գ. Մեծութիւն, շքեղութիւն, աչեղութիւն, վայելչութի, հանդէս, շուք. պարծանք, պերճութիւն, գոռոզութիւն:

Státely ըսթէ՛յթլի ած. Շքեղ, մեծաշուք, հոյակապ, մեծապանծ, երեւելի, բարձրա֊ բերձ, ահեղ. վսեմ, վեհ, պանծալի, վսե֊ մական, ընտիր, պերճ:

Státely, մ. Շքով մեծաւ, շքեղաշուք փառօք, պերճաբար:

Státic, Státical ըսթէ՛թիք, ըսթէ՛թիքըլ ած. Կշռաբանական, կշռաբանութեան:

Státics ըսթէ՛թիքս գ. Կշռաբանութիւն:

Státion ըսթէ՛յշըն գ. Ոտնկացութիւն. հանգիստ, դադարումն, կայք. բնակու֊ թիւն, բնակարան, դիրք, տեղի. վիճակ, պաշտօն, կարգ:

To Státion, բ, ն. Կարգել, սահմանել, կացուցանել, դնել:

Státionary ըսթէ՛յշընէրի ած. Դադարեալ, զկայ առեալ, ոչ յառաջխաղաց. տեղւոյ, դրից. գրավաճառի կամ թղթավաճառի:

Státioner ըսթէ՛յշընըր գ. Գրավաճառ, թղթավաճառ: [խարհավար:

Státist ըսթէ՛յթիսթ գ. Քաղաքավար, աշ֊

Státuary ըսթէ՛չուէրի գ. Արձանագոր֊ ծութիւն. արձանագործ, անդրիագործ:

Státue ըսթէ՛չիու գ. Անդրի, պատկեր, դրօշեալ:

To Státue, բ, ն. Կանգնել իբրև զանդրի, արձանացուցանել: [մեայ:

Státure ըսթէ՛չիուր գ. Հասակ, գիրք մար-

Státutable ըսթէ՛չիութէպըլ ած. Ըստ կարգեալ կամ սահմանեալ օրինաց:

Státutably ըսթէ՛չիութէպլի մ. Ըստ կարգեալ օրինաց:

Státute ըսթէ՛չիութ գ. Օրէնք, սահմանք, հրաման:

To Stave ըսթէ՛յվ բ, ն. Խորտակել, բեկանել, հերձանել, ճեղքել. 'ի բաց մերժել, վարել. հեղուլ, թափել. յօրինել դաւաղանաւ կամ չերտիւ տակառաց:

To Stave, բ, չ. Մարանչիլ կամ վանել դաւաղանաւ:

Staves ըսթէ՛յվզ. Յոգն. Staff բառի:

Stávesacre ըսթէ՛յվզէքր գ. Տունկ ինչ ոջլասպան:

Stay ըսթէ՛յ գ. Կալն, մնալն. յապաղումն. կայք, դադարումն. խոչ, արգել, խափան. զգուշութիւն, խոհեմութիւն. ամրութի, հաստատութի, ակատառն. նեցուկ, յենարան, խեչակ. պարանք նաւու:

To Stay, բ, չ. Կալ, մնալ. սպասել. զկայ տունուլ, դադարել, կասիլ. յապաղել, յամենալ. յենուլ, յուսալ, վստահ լինել, ապաւինել:

To Stay, բ, ն. Ունել, արգելուլ, կասեցուցանել, նուաճել. յամեցուցանել, յապաղել. դնել, հաստատել, կացուցանել. 'ի վեր ունել, ամբառնալ. յագեցուցանել զքաղցն:

Stáyed ըսթէ՛յտ ած. Հաստատուն, անյողդողդ, անշարժ. խոհական, զգուշաւոր:

Stáyedly ըսթէ՛յտլի մ. Հաստատութբ, զգուշութեամբ, խոհեմութեամբ:

Stáyedness ըսթէ՛յտնէս գ. Պնդութիւն, ամրութիւն, հաստատութիւն. խոհեմութիւն, զգուշութիւն:

Stáyer ըսթէ՛յըր գ. Ունող, հաստատիչ:

Stáylace ըսթէ՛յլէյս գ. Կապ լանջանոցի կանանց:

Stays ըսթէ՛յզ գ. Լանջանոց կանանց. պարանք կայմի նաւուն. հաստատուն խարիսխ նաւուն 'ի ծովու. սանար ստամոքսանկաց:

Stead ըսթէ՛տ գ. Տեղի, վայր. փոխանակ. մահճակալք: To stand in –, ունել զտեղի, օգտել, ձեռնտու լինել:

To Stead, բ, ն. Օգնել, ձեռնտու լինել, օժանդակել. ունել կամ լնուլ զտեղի:

Steádfast ըսթէ՛տֆէսթ ած. Ամուր, հաստատուն, պինդ, անշարժ. անյողդողդ, քաջ, անսասան. անվեհեր, աներկեան, աներկիւղ:

Steádfastly ըսթէ՛տֆէսթլի մ. Հաստատութեամբ, պնդագոյնս, քաջ:

Steádfastness ըսթէ՛տֆէսթնէս գ. Հաստատութիւն, պնդութիւն, ամրութիւն, անշարժութիւն. քաջութիւն, աներկիւղութիւն:

Steádily ըսթէ՛տիլի մ. Անխախտ, անսասան, պնդագոյնս. անփոփոխ, անայլայլակ:

Steádiness ըսթէ՛տինէս գ. Պնդութիւն, ամրութիւն, հաստատութիւն, անշարժութիւն. անայլայլութիւն, անփոփոխութի:

Steády ըսթէ՛տի ած. Անխախտ, հաստատուն, պինդ, անշարժ. անյողդողդ, անփոփոխ, անայլայլակ, անվրէպ:

Steak ըսթէ՛յք գ. Միս 'ի կասկարայէ:

To Steal ըսթի՛լ բ, ն. Գողանալ, շորթել. բառնալ, հանել:

To Steal, բ, չ. Խոյս տալ, մեկնիլ, ելանել, անցանել. սողոսկիլ, անկանիլ, մուտ գտանել. գողանալ:

Steáler ըսթի՛լըր գ. Գող:

Steálingly ըսթի՛լինկլի մ. Գաղտագողի, գաղտ, լռելեայն, ծածկաբար:

Stealth ըսթէ՛լթհ գ. Գողութիւն. գողօնի, ինչ գողացեալ. գաղտնութիւն: By –, գաղտ, գաղտագողի, զանխլաբար:

Steálthy ըսթէ՛լթհի ած. Գաղտնի, ծածուկ, զանխուլ, թագուն:

Steam ըսթի՛մ գ. Ծուխ, հոտ, բուրումն. շոգի, գոլորշի, արտաշնչութիւն. – -boat, – vessel, – ship, շոգենաւ: – -boiler, կաթսայ: – -carriage, շոգեկառք:

To Steam, բ, չ. Բուրել, արտաշնչել. շոգիանալ, ցնդիլ: – it, ուղևորիլ շոգենաւաւ կամ շոգեկառօք: [պարիկ:

Stead ըսթի՛տ գ. Նժոյգ, երիվար օդա-

Steel ըսթի՛լ գ. Պողպատ, պողովատիկ. գեղորայք հանդերձեալ պողպատիւ. պնդութիւն, կարծրութիւն, խստութիւն: – -pen, գրիչ պողովատիկ: – yard, կշռորդ:

Steel, ած. Պողպատեայ, պողովատիկ:

To Steel, բ, ն. Պողովատիկ յօրինել զբերանն կամ զսայրն. պնդացուցանել, կարծրացուցանել:

Steély ըսթի՛լի ած. Պողովատիկ. խիստ, պինդ, կարծր, կարծրակուռ:

Steep ըսթի՛փ ած. Գահավէժ, սեպացեալ, զառ 'ի վայր, զառ 'ի վեր, ափափայ, բարձրաբերձ:

Steep, գ. Գահավէժ տեղի, սեպացեալ վայր, գահ, գահաւանդ, վախք, զառ 'ի վայր, զառ 'ի վեր:

To Steep, բ, ն. Ընկղմել, ողողել, թրջել, թանալ, տոգորել, թաթաւել:

Steéple ըսթի՛փըլ գ. Զանգակատուն, աշտարակ:

Steéply ըսթիփլի մ. Զառ 'ի վայր, գահավէժ:

Steépness ըսթիփնէս գ. Գահավիժութի, զառ 'ի վայր խոնարհումն, վախք, սեպացեալ բարձրութիւն, զառ 'ի վայր:

Steépy ըսթիփի ած. Զառ 'ի վայր, սեպացեալ, գահավէժ:

Steer ըսթիր գ. Զուարակ: – smate, – sman, ղեկավար, նաւուղիղ:

To Steer, բ, ն. Ղեկավարել, ուղղել, առաջնորդել:

To Steer, բ, չ. Ղեկավարել, ուղղել ընթացս, նաւապետել. երթալ, գնալ:

Steérage ըսթիրէճ գ. Ղեկավարութիւն, նաւուղղութիւն. ուղղութիւն, առաջնորդութիւն. ղեկ. խելք նաւուն:

Steganógraphy ըսթէկէնօկրէֆի գ. Խորթնագրութիւն, գաղտնագրութիւն:

Stegnótic ըսթէկնօթիք ած. Պնդացուցիչ:

Stele ըսթէլ գ. Մեղեխ, կանթ:

Stéllar ըսթէլլէր ած. Աստղային, աստղաձև, աստղանման:

Stéllate ըսթէլլէյթ ած. Աստեղազարդ, աստղաձև, աստեղափայլ:

Stellátion ըսթէլլէյշըն գ. Լուսափայլութիւն աստեղանման:

Stélled ըսթէլլէտ ած. Աստեղափայլ, աստեղանման, նշուլագեղ:

Stellíferous ըսթէլլիֆէրըս ած. Աստղակիր:

Stéllionate ըսթէլլիօնէյթ գ. Նենգութի 'ի գաշինս կամ 'ի վաճառս:

Stem ըսթէմ գ. Ցօղուն, ծղօտ, ծիղ, բուն. տոհմ, ազգատոհմ, ազգահամար, ճիւղագրութիւն, կնիք կամ նշան տան. սերունդ, զաւակ, շառաւիղ. գլուխ կամ առաջակողմն նաւին:

To Stem, բ, ն. Նաւարկել կամ գնալ ընդդէմ հոսանաց ջուրց:

Stench ըսթէնչ գ. Հոտ գարշ, գարշահոտութիւն, ժահահոտութիւն:

To Stench, բ, ն. Գարշահոտ առնել, ապականել. արգելուլ կամ խափանել զհոսանս: Տես to Stanch.

Stenógraphy ըսթինօկրէֆի գ. Համառօտագրութիւն:

Stentorophónic ըսթէնթօրօֆօնիք ած. Ըստենտորեան կամ խօսնական (փող):

Step ըսթէփ գ. Քայլ ոտից, քայլափոխ, ոտնափոխ, գնացք, ընթացք, յառաջ խաղացումն. աստիճան սանդղոց. քայլ (չափ). սակաւ ինչ միջոց կամ ժամանակ. հետք ոտից, շաւիղ. եղանակ, կերպ, կենցաղ, վարք: – -mother, մօրու:

To Step, բ, չ. Ոտնափոխ լինել, քայլել, գնալ, ընթանալ, յառաջել, անցանել. ճեմել, զգնալ. սխրաճեմ ընթանալ կամ յառաջ մատչել:

Stéppingstone ըսթէփփինկըսթօն գ. Քար 'ի քայլափոխ՝ առ 'ի չաղտեղել զոտս:

Stercoráceous ըսթէրքօրէյշըս ած. Աղբեղէն, աղբային, քակորոյ:

Stercorátion ըսթէրքօրէյշըն գ. Արկանելն զաղբ, պարարտացուցանելն զերկիր աղբով:

Stereógraphy ըսթէրիօկրէֆի գ. Հաստատագրութիւն:

Stereómetry ըսթէրիօմէթրի գ. Հաստատաչափութիւն:

Stéril ըսթէրիլ ած. Ամուլ, անարգասաւոր, անպտուղ, անբերրի:

Sterílity ըսթիրիլիթի գ. Ամլութիւն, անպտղութիւն, անարգասաւորութիւն:

To Stérilize ըսթէրիլայզ բ, ն. Անպտուղ կամ անարգասաւոր առնել:

Stérling ըսթէրլինկ ած. Հարազատ, փորձ, անխառն:

Stérling, գ. Ստեռլին (քսան շիլին). չափ, կշիռ, կանոն:

Stern ըսթէրն ած. Խոժոռ, խոժոռադէմ, ահագնահայեաց. դժնեայ, ժանտ, դաժան, անհամբոյր, անգութ. խիստ, սաստիկ, նեղիչ, դժոխըմբեր:

Stern, գ. Խելք նաւուն. ղեկավարութիւն, ուղղութիւն. յետին կողմն, վերջք, ագի, ձետ:

Stérnage ըսթէրնէճ. Տ. Steerage.

Stérnly ըսթէրնլի մ. Խոժոռ դիմօք, ահագնիւ, անողորմ, դժնդակաբար:

Stérnness ըսթէրննէս գ. Խոժոռութիւն դիմաց, ահագնատեսիլ կամ խոժոռահայեաց դէմք. դաժանութիւն, խստութիւն, ժանտութիւն: [կուրծք:

Stérnon ըսթէրնօն գ. Ոսկր լանջաց,

Sternutátion ըսթէրնիութէյշըն գ. Փռնչիւն, փռնգալն:

Sternútative ըսթէրնիութէթիվ ած. Փռնգացուցիչ:

Sternútatory ըսթէրնիութէթըրի գ. Դեղ փռնգացուցիչ:

Stéven ըսթիվըն գ. Ձայն, աղաղակ:

Stew ըսթիու գ. Բաղանիք, քրտնարան, ջերմավայր, ջերմատնեակ. բոզանոց, պոռնկոց. ձկնարան, աւազան կամ լիճ ձկանց:

To Stew, բ, ն. Լուանալ 'ի բաղանիս, քրտնեցուցանել, ջերմացուցանել:

To Stew, բ, չ. Լուանիլ 'ի բաղանիս, քրտնուլ, ջերմանալ:

Stéward ըսթիուըրտ գ. Հազարապետ տան, հօգաբարձու, գաւառապետ. տնտես, մատակարար, տաճարապետ, հրամանատար, պետ:

Stéwardship ստիու՛ըրտշիփ գ. Հազարապետութիւն սան, հոգաբարձութիւն, տնտեսութիւն, մատակարարութիւն:

Stíbial ստի՛պիէլ ած. Հանեալ 'ի ծարրաքարէ (դեղ):

Stíbium ստի՛պիըմ գ. Ծարրաքար:

Stick ստի՛ք գ. Ցերտ, գաւազան, բուն, անուն այլ և այլ չերտաձև կամ գաւազանաձև գործեաց:

To Stick, ք, ն. Ցարել, կցել, մածուցանել, հաստատել:

To Stick, ք, չ. Ցարիլ, կցիլ, մածանել. մխիլ, թափանցիլ, մնանել, անցանել. կալ, մնալ, դադարիլ. սնդիլ, հաստատիլ. կալ հաստատուն, մնալ անշարժ, սևեռիլ. կալ 'ի վերայ, ծանրանալ. խղճել յանձին, երկմտիլ, տարակուսիլ, երկբայիլ. տագնապիլ, վարանիլ. կասիլ: – out, ցցուիլ, ելանել արտաքս. ոչ տալ տեղի, չզիջանիլ:

To Stick, ք, ն. Մխել, վարսել, թափանցել, անցուցանել, մուծանել, սևեռել, հաստատել:

Stíckiness ստի՛քինէս գ. Լինելն մածուցիկ, կռուականութիւն:

To Stíckle ստի՛քըլ ք, չ. Ջանալ, գուն գործել, աշխատ լինել. վիճել, կռուել, կըռուիլ. միջամուխ լինել:

Stíckler ստի՛քլըր գ. Օգնական կամ երկրորդ ուսուցչի սրախաղութեան. միջնորդ կամ ձեռնտու մենամարտութեան. կռուասէր, հակառակասէր, վիճաբանասէր, միջամուխ յամենայնի, կողազարթոյց:

Stícky ստի՛քի ած. Մածուցիկ, կռուական, խժային:

Stiff ստի՛ֆ ած. Պինդ, կարծր, կարծրակուռ, պնդակազմ, անկորանալի, անտեղիտալի. յամառ, կամակոր, աննուաճելի, խստերախ. անհարթ. ծանրաբարոյ, գռեհ. կարկամեալ, ընդարմացեալ: – -hearted, խստասիրտ: – -necked, խստապարանոց:

To Stíffen ստի՛ֆֆըն ք, ն. Խստացուցանել, կարծրացուցանել. կարկամեցուցանել, ընդարմացուցանել:

To Stíffen, ք, չ. Խստանալ, կարծրանալ, սնդանալ. կարկամիլ, ընդարմանալ. յամառիլ, կամակորիլ:

Stíffly ստի՛ֆլի մ. Խստիւ, սաստիկ, սնդագոյնս, յամառութեամբ:

Stíffness ստի՛ֆնէս գ. Խստութիւն, սընդութիւն, կարծրութիւն. կարկամութի, ընդարմացումն. յամառութիւն, կամակորութիւն. անհարթութիւն, գեղջկութիւն, բրտութիւն, գծծութիւն:

To Stífle ստա՛յֆըլ ք, ն. Հեղձուցանել, հեղձամղձուկ առնել, խեղդել. շիջուցանել, խափանել, անհետ առնել, բառնալ. ծածկել, թագուցանել, պատրուակել:

Stígma ստի՛կմը գ. Դրոշմ, խարան. կեղտ անուն, վատանունութիւն:

Stigmátic, Stigmátical ստիկմէ՛տիք, ստիկմէ՛տիքըլ ած. Նանթիւ դրոշմեալ, վատանուն, վատահամբաւ:

To Stígmatize ստի՛կմըթայզ ք, ն. Նանթիւ դրոշմել, խարել. վատանուն առնել, վատահամբաւել:

Stílar ստա՛յլըր ած. Սլաքի կմ ցուցակի:

Stile ստա՛յլ գ. Ցանկ, ցանկապատ, վանդակապատ. սլաք կմ ցուցակ (քառորդին):

Stilétto ստիլէ՛թթօ գ. Նեշտ, սլաք (զէն):

Still ստի՛լ ած. Լուռ, լռիկ, անբարբառ. հանդարտ, խաղաղ. անշարժ, դադարեալ:

Still, գ. Լռութիւն, հանդարտութիւն, խաղաղութիւն: – -born, ծնեալ անշունչ, մեռեալ յարգանդի, մեռելածին:

To Still, ք, ն. Լռեցուցանել. խաղաղացուցանել, հանդարտել:

Still, մ. Ցարդ, մինչև ցայժմ. բայց, սակայն, սակայն և այնպէս, տակաւին. ևս, և ևս, այլ ևս. միշտ, հանապազ, ցանդ. զկնի, յետ այնորիկ, անտի և այսր:

Still, գ. Ցքահան գործի:

To Still, ք, ն. Թորել, թորթորել, ծորեցուցանել կամ հանել ցքահանաւ:

To Still, ք, չ. Թորել, ծորել, հոսել:

Stillatítious ստիլլէթի՛շըս ած. Որ հոսէ շիթ առ շիթ, կաթուածական:

Stíllatory ստի՛լլէթըրի գ. Ցքահան գործի. գործատուն ցքահանաց կամ քիմիականաց:

Stíllicide ստի՛լլիսայտ գ. Կաթիլ, կաթուած, շիթ, կայլակ:

Stílling ստի՛լլինկ գ. Թորումն. յենարան կամ պատուանդան տակառաց:

Stíllness ստի՛լնէս գ. Լռութիւն, հանդարտութիւն, լռակեցութիւն:

Stíllstand ստի՛լստէնտ գ. Հանդարտութիւն, անշարժութիւն:

Stílly ստի՛լլի մ. Լռիկ, լռելեայն, հեզիկ, հանդարտ, անդորր, յանդորրու:

Stilts ստի՛լթս գ. Ցենարան ինչ ոտից մանկանց 'ի քայլելն:

To Stímulate ստի՛միուլէյթ ք, ն. Խթանել, խթել, դրդել. դրդուել, շարժել, հրապուրել:

Stimulátion ստիմիուլէ՛յշըն գ. Դրդիւ. դրդուումն, դրդումն:

Sting ստի՛նկ գ. Խայթոց, խայթ, հարուած. վերջակէտ ոտանաւորի. խայթ խղճի մտաց:

To Sting, ք, ն. Խայթել, խածանել, հարկանել. զկծեցուցանել:

Stíngily ըստի՛նճիլի մ. Կծծութեամբ:
Stínginess ըստի՛նճինէս գ. Կծծութիւն, ժլատութիւն, կարկամութիւն:
Stíngless ըստի՛նկլէս ած. Անխայթոց:
Stíngo ըստի՛նկօ գ. Հին գարեջուր:
Stíngy ըստի՛նճի ած. Կծծի, ժլատ, կարկամ, ագահ:
Stink ըստի՛նք գ. Հոտ գարշ, ժահահոտութիւն, նեխութիւն:
To Stink, բ, չ. Հոտիլ, նեխիլ:
Stínkard ըստի՛նքարտ գ. Գծուծ կամ անպիտան ոք:
Stínker ըստի՛նքըր գ. Ժահահոտ ինչ:
Stínkingly ըստի՛նքինկլի մ. Գարշահոտութեամբ, ժահահոտութեամբ:
Stint ըստի՛նտ գ. Չափ, սահման, կոպար, կանոն. բաժին:
To Stint, բ, ն. Չափ կամ սահման դնել, չափաւորել, կարճել, ամփոփել, 'ի չափու ունել, նուաճել:
Stípend ըստա՛յփէնտ գ. Թոշակ, ռոճիկ, վարձ:
Stipéndiary ըստայփէ՛նտիէրի ած. Թոշակաւոր, թոշակեալ:
Stipéndiary, գ. Թոշակաւոր, ռոճկակեր, վարձուոր, հարկատու:
Stíptic ըստի՛փթիք. Տես Styptic.
To Stípulate ըստի՛փիուլէյթ բ, չ. Դաշն դնել, դաշնադիր լինել:
Stipulátion ըստիփիուլէ՛յշըն գ. Դաշն, դաշնադրութիւն, պայման:
Stipulátor ըստիփիուլէ՛յթըր գ. Դաշնադիր, որ դաշինս կապէ:
Stir ըստը՛ր գ. Աղմուկ, շփոթ, խռովութիւն, յուզմունք. շարժումն, դղրդիւն, տատանութիւն:
To Stir, բ, չ. Շարժիլ, խաղալ, խլրտիլ. դրդուիլ, զարթնուլ. յանդիման լինել, եռեփիլ. յառնել:
To Stir, բ, ն. Շարժել, տատանել, դղրդել, յուզել. գրգռել, դրդել, հրապուրել. յարուցանել, զարթուցանել: — up, շարժել, գրգռել, զարթուցանել, արծարծել, բորբոքել. քաջալերել, խրախուսել:
Stírrer ըստը՛րըր գ. Շարժիչ. գրգռիչ, դրդիչ, հրապուրող. որ յառնէ ընդ առաւօտն: — up, գրգռիչ, զարթուցիչ, բորբոքիչ:
Stírrup ըստը՛րըփ գ. Ասպանդակ:
Stitch ըստի՛չ գ. Կար, կարուած. կսկիծ կամ ցաւ սաստիկ. ծակ հիւսուածոյ: — -wort, երիցուկ:
To Stitch, բ, ն. Կարել ասղամբ. կցել, կցկցել, յարել. կարկատել, նորոգել:
To Stitch, բ, չ. Կարել, առնել դերձակութիւն:

Stítchery ըստի՛չըրի գ. Ասղնեգործութի̅:
Stíthy ըստի՛թհի գ. Սալ դարբնաց:
To Stive ըստա՛յվ բ, ն. Հեղձուցանել, խեղել. ջեռուցանել:
Stíver ըստա՛յվըր գ. Փող կամ դանգ հոլանդացւոց:
Stoat ըստօ՛թ գ. Կենդանի ինչ գարշահոտ նման կզու:
Stóccade, Stoccádo ըստօ՛քէտ, ըստօքէ՛տօ գ. Հարուած քառասայրեան սլաքի:
Stock ըստօ՛ք գ. Բուն ծառոյ, ցողուն. որմն. կոճղ. տապուշ կամ թանձրամիտ ոք. մեղեխ, դաստակ, ազդ. փայտակերտ յենարան նորաշէն նաւու. հարուած սլաքի. փողպատ, թաշկինակ պարանոցի. գաւազան, շառաւիղ, զարմ, ազգ, սերունդ. գլուխ դրամոյ, կալուածք, անշարժ ստացուածք, ինչք. մեծութիւն, բազմութիւն, քանակութիւն. դրամանոց հասարակաց: — -dove, աղաւնի: — -fish, պաքալա յաղեալ և չորացեալ: — holder, ռոճկակեր, հասառու: — -jobber, վաճառարկու գլխոյ դրամոյ:
To Stock, բ, ն. Լնուլ, բազմացուցանել, զարդարել, յօրինել. դիզել, հաւաքել, կուտել. արկանել զոտս 'ի կոճեղս: — up, արմատաքի խլել:
Stócking ըստօ՛քին գ. Գուլպայ:
To Stócking, բ, ն. Արկանել յոտս ըզգուլպայս:
Stóckish ըստօ՛քիշ ած. Ապառուժ, թանձրամիտ. բթամիտ, բիրտ:
Stócklock ըստօ՛քլօք գ. Փականակ հաստատեալ 'ի վերայ փայտի:
Stocks ըստօ՛քս գ. Կոճեղք, կապանք ոտից. փայտակերտ յենարան նորաշէն նաւուց:
Stockstíll ըստօքստի՛լ ած. Անշարժ իբրև զկոճղ, հաստատուն:
Stole ըստօ՛լ գ. Պատմուճան: [բայի:
Stole, Կատարեալ ժամանակ to Steal
Stólen ըստօ՛լըն. Անցեալ ընդունելութի to Steal բայի:
Stolídity ըստօլի՛տիթի գ. Ապշութիւն, խօթամտութիւն:
Stómach ըստը՛մըք գ. Ստամոքս, խախացոյ. ախորժ, ախորժակ. սէր, յօժարութիւն, ցանկութիւն. ցասումն, սրտմտութիւն. զզուանք, նողկանք, ատելութիւն. ամբարտաւանութիւն, ստամբակութիւն:
To Stómach, բ, ն. Զզուիլ, ատել, գարշիլ, դժուարիլ, նեղիլ, սրտմտիլ, զայրիլ:
To Stômach, բ, չ. Նեղիլ, դժուարիլ, սրտմտիլ, բարկանալ:
Stómached ըստը՛մըքտ ած. Ծանրացասումն, դժուարեալ, խոժոռեալ:

Stómacher ըստը՛մէչըր գ. Լանջապէղ կամար: [խիստ, ապստամբ, խեռ:
Stómachful ըստը՛մըչֆուլ ած. Գոռոզ,
Stómachfulness ըստը՛մըչֆուլնէս գ. Խրոստութիւն, յամառութիւն, գոռոզութիւն, ստամբակութիւն, անզգամութիւն:
Stomáchic, Stomáchical ըստօմէ՛քիք, ըստօմէ՛քիքըլ ած. Ստամոքայ: [քայ:
Stomáchic, գ. Դեղ օգտակար ստամո-
Stómachless ըստը՛մըչլէս ած. Անախորժ:
Stómachous ըստը՛մըչըս ած. Գոռոզ, խռժոռեալ, յամառ, կամակոր:

Stone ըստօ՛ն գ. Քար, վէմ. հատոր քարանց. ակն, գոհար. քարաշէն կամ քարեղէն ինչ. քար երիկամանց կամ փամփշտի. կորիզ, թին. ամորձիք. կշիռ չորեքտասան լտերաց. մահարձան. թմբրութիւն, ընդարմացումն: – still, – dead, անշարժ իբրև զքար: To leave no – unturned, չթողուլ քար անթաւալ, զամենայն հնարս հնարել: – -blind, կոյր, զաչացու: – -bow, բալիստր, բաբան: – -break, վիմահերձ, քարբեկ (խոտ ինչ): – -chatter, թռչուն ինչ բազմատեսակ: – -cutter, քարակոփ: – -dead, անկեալ յանկարծամահ: – -fruit, կորիզաւոր պտուղ: – -hearted, քարասիրտ, խստասիրտ: – -horse, ձի մատակախանձ: – -pit, քարահատք, հանք քարանց: – -pitch, կպրաձիւթ հանքային: – -wall, որմ վիմաշէն: – -work, քարաշինութիւն:
Stone, ած. Քարեղէն, կճեայ:
To Stone, բ. ն. Քարկոծել, հարկանել կամ սպանանել քարամբ. քարացուցանել, կարծրացուցանել, խստացուցանել:
Stóniness ըստօ՛նինէս գ. Բազմութիւն կամ առատութիւն քարանց. խստասրտութիւն. թանձրամտութիւն:
Stóny ըստօ՛նի ած. Քարեղէն. քարաշէն, վիմակառոյց, վիմարդեան. քարուտ, առապարին. քարացեալ. խիստ, կարծր, կարծրակուռ. խստասիրտ, անգութ, անողորմ:
Stood ըստո՛ւտ. Կատարեալ ժամանակ to Stand բայի:
Stool ըստո՛ւլ գ. Աթոռակ անթև և անթիկն. աթոռ 'ի պէտս որովայնի. կղկղանք, ամաժանգ. աթոռակ ամբաստանելոց:
Stoop ըստո՛ւփ գ. Կորութիւն, 'ի վայր խոնարհումն. անկումն, իջումն, նուաստութիւն. խոյանք կամ դիմումն 'ի վերայ որսոյ. ամոթ կամ չափ ինչ հեղանիւթոյ:
To Stoop, բ. չ. Կախիլ 'ի վայր. կորանալ. խոնարհիլ, նկուն լինել, նուաճիլ. անկանիլ, իջանել, նուաստանալ, զիջանել. անկանիլ 'ի վերայ որսոյ, խոյանալ, սլանալ:
Stóopingly ըստո՛ւփինկլի մ. Ի վայր խոնարհեալ, կորացեալ:

Stop ըստօ՛փ գ. Կայք, դադարումն. արգելումն, խցանք, յապաղումն. խոչ, խափան, արգել. ընդհատութիւն. ստեղունք կամ կանոնք նուագարանաց. յարմարումն լարից նուագարանաց. կէտ, վախճան, հանգիստ: – cock, ծորակ տակառի: – gap, խցանք:
To Stop, բ. ն. Արգելուլ, ունել, կասեցուցանել. յարմարել զլարս կամ զաղխս նուագարանի. լնուլ, խնուլ, փակել:
To Stop, բ. չ. Կասիլ, դադարիլ, կալ:
Stóppage ըստօ՛փփէճ գ. Խցանք, խափանումն:
Stópple, Stópper ըստօ՛փփըլ, ըստօ՛փփըր գ. Խից, խցանք:
Stórage ըստօ՛րէճ գ. Ժամանակ կալոյ վաճառաց 'ի շտեմարանս:
Stórax ըստօ՛րաքս գ. Սախուրակ, շէր, ըստաշխն:
Store ըստօ՛ր գ. Բազմութիւն, առատութիւն, լիութիւն, անչափ բազմութ̄ն, մեծութիւն. համբարք, մթերք, պաշտեստ, գանձ, պաշար. կոյտ, շեղջ. համբարանոց, շտեմարան. – -house, – -room, համբարանոց, շտեմարան. մթերք, պաշտեստ, համբարք: – -keeper, շտեմարանապետ, համբարապետ, վաճառական: – -ship, տեղափոխութիւն վաճառաց:
Store, ած. Կուտեալ, համբարեալ:
To Store, բ. ն. Լնուլ, բազմացուցանել, պատրաստել. պահել, գանձել, մթերել, շտեմարանել. դիզել, կուտել, հաւաքել:
Stórer ըստօ՛րըր գ. Համբարապետ:
Stóried ըստօ՛րիտ ած. Զարդարեալ պատմութեամբք, նկարեալ պատկերօք նախնի պատմութեանց:
Stork ըստօ՛րք գ. Արագիլ: – 's - bill, դրէ, (geranium, տճ. ըհբըր):
Storm ըստօ՛րմ գ. Մրրիկ ծովու, ալէկոծութիւն. փոթորիկ, մրրիկ. յարձակումն 'ի վերայ քաղաքի. աղմուկ, շփոթ, խռովութիւն, ձայն աղաղակի. վիշտ, անձկութիւն, տագնապ, թշուառութիւն, ձախորդութիւն, արկած. ուժգնութիւն, բռնութիւն, կատաղութիւն:
To Storm, բ. ն. Բռնութեամբ յարձակիլ 'ի վերայ քաղաքին:
To Storm, բ. չ. Մրրիկ յարուցանել, փոթորկել. խռովիլ, սրտմտիլ, զայրանալ:
Stórmy ըստօ՛րմի ած. Մրրկածուփ, մրրկայոյզ, մրրկածին, փոթորկեալ. ուժգին, անհնարին, սաստիկ, զայրագին:
Stóry ըստօ՛րի գ. Պատմութիւն, վէպ, վիպասանութիւն. անցք. սնոտի պատմութիւն, կեղծիք, առասպելք. դստիկոն: – teller, առասպելաբան. ստախօս:

To Stóry, բ, ն. Պատմել, ճառել. կարգել կամ դնել 'ի վերայ միմեանց:

Stot ըստօ՛թ գ. Ընձուղ, զուարակ:

Stoup ըստօ՛ւփ գ. Գուշ:

Stout ըստա՛ուտ ած. Սրտի, քաջ, հուժկու, զօրաւոր, աներկիւղ, քաջասիրտ. խրոխտ, յանդուգն, սէգ. ամուր, քաջապինդ, հաստատուն:

Stout, գ. Գարեջուր զօրեղ:

Stóutly ըստա՛ուտլի մ. Պնդագոյնս, քաջաբար, արիաբար:

Stóutness ըստա՛ուտնէս գ. Ուժգնութի, զօրութիւն. արիութիւն, քաջութիւն. յանդգնութիւն, յամառութիւն, կաստաղութիւն:

Stove ըստօ՛վ գ. Ջերմավայր, ջերմանենակ. թոնիր, կրակարան: Foot- –, ջեռուցիչ ոտից, թոնիր ոտից:

To Stove, բ, ն. Դնել կամ պահել 'ի ջերմանոցի:

To Stow ըստօ՛ բ, ն. Դիզել, բարդել, դընել 'ի վերայ միմեանց, կարգել, զետեղել:

Stówage ըստօ՛ւէճ գ. Համբարանոց, շտեմարան. համբարք, մթերք. վարձ համբարանոցի կամ շտեմարանի:

Strábism ըստրէ՛պիզմ գ. Շլակնութիւն:

To Stráddle ըստրէ՛տտըլ բ, չ. Ընդարձակել զսրունս, կալ կամ գնալ իբրև զհեծեալ:

To Strággle ըստրէ՛կկըլ բ, ն. Աստանդական շրջել, յածիլ, թափառիլ. սփռիլ, տարածիլ, ուռճանալ. անջատիլ, մեկնիլ, բաժանիլ:

Strággler ըստրէ՛կլըր գ. Վտարանդի, աստանդական, թափառական, մոլորեալ. անջատեալ, հեռացեալ. ոստ կամ բարունակ ուռճացեալ:

Straight ըստրէ՛յտ ած. Ուղիղ, անխոտոր. նեղ, անձուկ: Տես Strait. ձիգ, պինդ, պրկեալ:

Straight, մ. Անդէն և անդ, իսկոյն:

To Stráighten ըստրէ՛յտըն բ, ն. Ուղղել. պրկել, ձգտել:

Stráightness ըստրէ՛յտնէս գ. Ուղղութի, անխոտորնակութիւն:

Stráightway, Stráightways ըստրէ՛յտուէյ, ըստրէ՛յտուէյզ մ. Իսկոյն, նոյնժամայն, անդէն և անդ, ընդ, վաղվաղակի:

Strain ըստրէ՛յն գ. Բռնութիւն, բռնադատութիւն. ծեքումն, խախտումն, թիւրութիւն. ազգ, սերունդ, զարմ, ծնունդ. վիճակ ժառանգութե. ոճ, եղանակ. երգ, եղանակ երգոյ, ձայն, հնչիւն, բարբառ. վիճակ, հանգամանք, որպիսութիւն. յօժարութիւն, բերումն:

To Strain, բ, ն. Փամել, մզել, պարզել. ճնշել, ճմլել, ընդգրկել. ընկճել, նեղել. պնդել, պրկել, կապել. ձգել, ձգտել, քարշել, տարածել. խախտել, թիւրել. սաստել, բռնադատել, բուռն առնել:

To Strain, բ, չ. Ճգնիլ, ջանալ, զուն գործել. մզիլ, անցանել ընդ:

Stráiner ըստրէ՛յնըր գ. Պարզուստ, քամոց, մզիչ:

Strait ըստրէ՛յտ ած. Նեղ, անձուկ. սերտ, մտերիմ. խիստ, սաստիկ. անաչառ. դժուարին, տարժանելի. ուղիղ: Տես Straight.

Strait, գ. Կիրճ, նեղուց, անձուկ վայր, կապանք լերանց. տագնապ, վիշտ, անձկութիւն, տառապանք. նեղ, դժուարութի. տուայտանք, չքաւորութիւն:

To Strait, բ, ն. Ի նեղ արկանել, տագնապել, բռնադատել, դժուարացուցանել:

To Stráiten ըստրէ՛յտըն բ, ն. Անձկացուցանել, սեղմել. կարճել, ամփոփել. ձգել, ձգտել, քարշել, պնդել, պրկել. ճնշել, նեղել, տագնապել:

Straithánded ըստրէյտհէ՛նտէտ ած. Կծծի, կարկամ, ժլատ, խնայող:

Straitláced ըստրէյտլէ՛յստ ած. Պրկեալ, կաշկանդեալ, կապեալ. 'ի նեղ անկեալ, բռնադատեալ:

Stráitly ըստրէ՛յտլի մ. Անձկագոյնս. ճըշգրիտ, խստիւ. սերտիւ, մտերմաբար:

Stráitness ըստրէ՛յտնէս գ. Անձկութիւն, փոքրութիւն. խստութիւն, սաստկութի, անաչառութիւն. վիշտ, տառապանք, տագնապ. տուայտանք, չքաւորութիւն, կարօտութիւն:

Strake ըստրէ՛յք. Վաղեմի կատարեալ ժամանակ to Strike բայի:

Strand ըստրէ՛նտ գ. Ափն, եզր, գետափն, ծովեզր. թել կամ հիւսուած չուանի:

To Strand, բ, ն. Հարկանել 'ի ցամաք կամ 'ի ժայռ զնաւն:

Strange ըստրէ՛յնճ ած. Օտար, օտարական, արտաքին. նոր, անսովոր, անծանօթ. նորանշան, հիանալի, սքանչելի. այլանդակ, օտարոտի, անհեթեթ. հեռի, բացական, տարաշխարհիկ. դժնեայ:

Strange! ձյն. Ո՛վ սքանչելեացս, զարմանք են:

To Strange, բ, չ. Հիանալ, սքանչանալ, զարմանալ:

Strángely ըստրէ՛յնճլի մ. Օտարաբար. այլանդակս, օտարոտի իմն, անհեթեթս, կարի իմն, մեծապէս, յանչափս:

Strángeness ըստրէ՛յնճնէս գ. Օտարութիւն, հեռաւորութիւն. խորթութիւն, բրտութիւն. անծանօթութիւն. այլանդակութիւն. զարմանք:

Stránger ըստրէ՛յնճըր գ. Եկ, օտար, օտա-

րական, պանդուխտ, տարաշխարհիկ, օտարածին, այլազգի. հիւր, եկւոր. անծանօթ ոք. օտար, անգէտ, անհմուտ:

To Stránger, բ, ն. Օտարացուցանել, հեռացուցանել:

To Strángle ըստրէ՛նկըլ բ, ն. Խեղդել, խեղդամահ առնել, հեղձուցանել. բառնալ, արգելուլ, խափանել:

Strángler ըստրէ՛նկլըր գ. Խեղդիչ, հեղձուցիչ:

Strángles ըստրէ՛նկըլզ գ. Ուռոյց ինչ յորկորի ձիոյ:

Strangulátion ըստրէնկիուլէ՛շըն գ. Խեղդումն, խեղդ:

Strángury ըստրէ՛նկիուրի գ. Դժուարամիզութիւն:

Strap ըստրէ՛փ գ. Երիզ. փոկ, խրաց:

To Strap, բ, ն. Հարկանել փոկով:

Stráppado ըստրէփփէ՛յտօ գ. Հարուած, գան, խարազան:

Stráta ըստրէ՛յթէ գ. Խաւ կամ սակ (հողոց և բովուց):

Strátagem ըստրէ՛թէճէմ գ. Դաւ զինուորական. հնարք, դաւ:

To Strátify ըստրէ՛թիֆայ բ, ն. Զետեղել կամ դասաւորել զհանքս:

Strátum ըստրէ՛յթըմ գ. Խաւ կամ սակ հանքաց:

Straw ըստրօ՛ գ. Յարդ. անպիտան ինչ: --berry, ելակ: --berry-tree, մաթուզենի: --built, յարդաշէն: --coloured, յարդագոյն: --worm, ճճի ինչ 'ի յարդս:

Stráwy ըստրօ՛ի ած. Յարդեայ:

Stray ըստրէ՛յ գ. Վտարանդի, թափառական, մոլորեալ. մոլորումն, խոտորումն, թափառումն:

To Stray, բ, չ. Թափառիլ, տատանդական շրջիլ, զարտուղիլ, մոլորիլ:

To Stray, բ, ն. Խոտորեցուցանել, մոլորեցուցանել:

Streak ըստրի՛ք գ. Գիծ կամ շառաւիղ գունոյ:

To Streak, բ, ն. Շերտել, շերտաւոր գործել, ճառագայթազարդ կամ խայտաճամուկ զարդարել:

Stréaky ըստրի՛քի ած. Շերտաւոր, գաւազանաւոր, ճառագայթաձիգ:

Stream ըստրի՛մ գ. Հոսանք կամ վտակք ջուրց, առու, վտակ, գետ. հոսանք, զեղումն. ընթացք, վտացք. ճառագայթ, նշոյլ:

To Stream, բ, չ. Հոսել, զեղուլ, խաղալ, վտականալ. ելանել, բղխել, ճառագայթել, շողանալ:

To Stream, բ, ն. Շերտաւոր գործել կամ նկարակերպել զկերպասն:

Stréamer ըստրի՛մըր գ. Դրօշ, լար, նշանակ, երիզ շերտաւոր. ճառագայթ, նշոյլ:

Stréamy ըստրի՛մի ած. Բազմավտակ, բազմահոսան. ցոլացեալ, ճառագայթաւոր:

Street ըստրի՛թ գ. Փողոց, գաւեհ, պողոտայ, ճանապարհ. հրապարակ: --door, նախադուռն: --keeper, պահապան: --sweeper, աւլածու ճանապարհաց --walker, բոզ:

Strength ըստրէ՛նկթհ գ. Ոյժ, զօրութիւն, կար. քաջութիւն, արութիւն. պնդութիւն, հաստատութիւն, ամրութիւն. նեցուկ, զօրավիգն. քաջասրտութիւն, ուժգնութիւն, սաստկութիւն. ամուրք, բերդ, վաւերականութիւն. վստահութիւն, համարձակութիւն, քաջալերութիւն. զօրք, զէնք, սպառազինութիւն:

To Stréngthen ըստրէ՛նկթհըն բ, ն. Զօրացուցանել, ամրացուցանել, պնդել, հաստատել. քաջալերել, խրախուսել, սրտապնդել:

To Stréngthen, բ, չ. Զօրանալ, արմատանալ, պնդիլ, հաստատիլ, աճել, մեծանալ:

Stréngthener, Stréngthner ըստրէ՛նկթհնըր գ. Զօրացուցիչ, հաստատիչ:

Stréngthless ըստրէ՛նկթհլէս ած. Անզօր, տկար, թոյլ:

Strénuous ըստրէ՛նիուըս ած. Կորովի, քաջ, արի, հզօր, սաստիկ:

Strénuously ըստրէ՛նիուըսլի մ. Արիաբար, քաջութեամբ, սաստիկ, հզօրագոյնս:

Stréperous ըստրէ՛փէրըս ած. Լի շառաչմամբ կամ թնդմամբ, բարձրաբարբառ, մեծագոչ:

Stress ըստրէ՛ս գ. Հիմն, արմատ, կարեւոր մասն, մեծութիւն, օգուտ, պիտանութիւն. բռնութիւն, սաստկութիւն:

To Stress, բ, ն. Նեղել, տագնապել:

Stretch ըստրէ՛չ գ. Տարածումն, ձգումն, պարզուած. ընդարձակութիւն, տարածութիւն. ճիգն, ջան, փոյթ. հասումն, չափ, սահման:

To Stretch, բ, ն. Տարածել, սփռել, երկայնել, պարզել, լայնել. ձգել, պրկել, սեղմել, պնդել. թիւրել, կամակորել, ծեքել:

To Stretch, բ, չ. Տարածիլ, երկայնիլ, ձգիլ, ընդարձակիլ, պարզիլ. թիւրիլ, ծեքիլ:

Strétcher ըստրէ՛չըր գ. Գործի ընդարձակելոյ կամ պարզելոյ. տախտակ յոր յեցուցանէ թիավարն զոտս իւր:

To Strew ըստրո՛ բ, ն. Սփռել, ցանել, ցրուել. տարածել, տարածանել, արկանել:

Stréwment ըստրո՛մէնթ գ. Սփռոց, ծածկոյթ:

Stríae ըստրա՛յի գ. Շերտաւոր կամ գաւազանաւոր խաւոչք խեցեմորթաց:

Striáte, Striáted ըստրա՛յէտ, ըստրա՛յէտէտ ած. Շերտաւոր, խոռոչաւոր, գոգաւոր:

Striature ըստրա՛յէչիուր գ. Շերտաւորութիւն, գոգաւորութիւն:

Strick ըստրի՛ք գ. Գիշերահաւ:

Strícken ըստրի՛քըն. Վաղեմի անցեալ ընդունելութիւն to Strike բայի:

Stríckle ըստրի՛քըլ գ. Փայտ ինչ գաւազանաձեւ՝ որով հաւասարեն զերեսս գրուանին 'ի չափելն զցորեան:

Strict ըստրի՛քտ ած. Ճիշդ, զգուշաւոր, անվրէպ, անվթար. խիստ, անաչառ, սաստիկ. նեղ, անձուկ, սակաւ, չափաւոր. պինդ, սեղմեալ, փակեալ, պրկեալ. ձգտեալ, լարեալ:

Stríctly ըստրի՛քտլի մ. Ճշդիւ, զգուշութեամբ, խնամով. խստիւ, անաչառապէս, անձկագոյնս, պնդագոյնս:

Stríctness ըստրի՛քտնէս գ. Ճշդութիւն, զգուշութիւն. խստութիւն, սաստկութի՛, անաչառութիւն. պնդութիւն, անձկութ՛:

Stricture ըստրի՛քչուր գ. Թեթեւ հարուած, շօշափումն, քերումն. սեղմումն, ամփոփումն. հարեւանցի քննութիւն:

Stride ըստրա՛յտ գ. Քայլ երկայնաձիգ:

To Stride, բ, չ. Մեծաքայլ ընթանալ. կալ ընդարձակեալ զսրունս:

To Stride, բ, ն. Մեծաքայլ անցանել:

Strídulous ըստրի՛տիուլըս ած. Ճռնչող, շառաչող:

Strife ըստրա՛յֆ գ. Կագ, կռիւ, վէճ, խնդիր. փոյթ, նախանձ, նախանձայուզութիւն. հակառակութիւն, ընդդիմութիւն:

Strífeful ըստրա՛յֆֆուլ ած. Կռուասէր, հակառակասէր, ընդդէմ, հակառակ.

Strígment ըստրի՛կմէնտ գ. Աղտ, կեղտ, քերուած:

Strike ըստրա՛յք գ. Տախտակ որով զղեղուն մասն 'ի քառէ 'ի բաց քերեն. կապիճ:

To Strike, բ, ն. Հարկանել, բաղխել. պատժել, պատուհասել, տանջել. նեղել, վիրաւորել. սպանել, ցանել. հնչել, հնչեցուցանել. տպաւորել, դրոշմել. իջուցանել, ամփոփել, գալարել (զառագաստ կմ զդրօշ). ահ արկանել. յապուշ կրթել, շուարեցուցանել. դաշինս կռել, ուխտս դնել, դաշնադիր լինել. առնել, գործել, տալ, հաստատել. հարկանել ուսամբ, կռել: — off, ջնջել, եղծանել, բառնալ. հատանել, կտրել, հանել 'ի բաց. ձեղքել, անջատել, բաժանել: — out, հանել, արձակել, հատանել (զբոց). ջնջել, եղծանել. հանել արտաքս, ընծայել 'ի լոյս, արտադրել. վանել, վտարել:

To Strike, բ, չ. Հարկանել, բաղխել. ընդհարկանել, 'ի գլխի հարկանիլ. հնչել. հնազանդիլ, տեղի տալ. յարձակիլ, դիմել, խաղալ: — in with, յարիլ, միաբանիլ, նմանիլ, կցորդ լինել, հաւատարիլ, 'ի դէպ գալ: — out, սփռիլ, տարածիլ, յարձակիլ, ելանել:

Stríker ըստրա՛յքըր գ. Հարկանող:

Stríking ըստրա՛յքին ած. Որ հարկանէ կամ կրթէ ('ի զարմացումն), սքանչելի, սխրալի:

String ըստրի՛ն գ. Լար, առասան, չուան. թել. չար, կարգ. լար կամ աղիք նուագարանաց. թելք կամ երակք անկոց. ջիլք, ձգանք, կապ, կապանք. լար աղեղան:

To String, բ, ն. Լարօք կամ ջլօք զարդարել, աղէյարմար յօրինել զնուագարանն. լարել, անցուցանել ընդ. պնդել, լարել, ձգել, քարշել:

Strínged ըստրի՛նկտ ած. Աղէյարմար:

Stríngent ըստրի՛նճէնտ ած. Սեղմիչ, պնդիչ:

Strínghalt ըստրի՛նհօլտ գ. Ըմբռնումն ջղաց ձիոյ:

Stríngless ըստրի՛նլէս ած. Զուրկ յաղեաց կամ 'ի լարից (նուագարան):

Stríngy ըստրի՛նկի ած. Բազմաթել, լի մանրաթելիւք կամ երակօք:

Strip ըստրի՛փ գ. Երիզ կմ շերտ կտաւոյ:

To Strip, բ, ն. Մերկացուցանել, հանել, կապտել, թափել. զրկել. յափշտակել, գողանալ. գերծուլ, կեղեւել. մերկանալ, հանել 'ի բաց, թողուլ. արկանել, ընկենուլ. անջատել, բաժանել:

Stripe ըստրա՛յփ գ. Գունագեղ շերտ կամ գիծ, երիզ, խայտ. կապուտակ գոյն հարուածոց. հարուած, բաղխիւն:

To Stripe, բ, ն. Շերտաւոր կամ խայտաճամուկ գործել. հարկանել, բաղխել:

Strípling ըստրի՛փլին գ. Մատաղատունկ, մանուկ, պատանի, երիտասարդ:

To Strive ըստրա՛յվ բ, չ. Ճգնիլ, ջանալ, գուն գործել, հնարս հնարել, նկրտիլ, պատերազմակից լինել. վիճել, կագել, հակառակել, ընդդէմ դառնալ. նախանձաւոր լինել, զմիմեամբք ելանել:

Stríver ըստրա՛յվըր գ. Որ ջանայ կամ հետամուտ լինի:

Strókal ըստրօ՛քէլ գ. Գործի ինչ ապակագործաց:

Stroke, Strook ըստրօ՛ք, ըստրուք. Վաղեմի կատարեալ ժամանակ to Strike բայի:

Stroke, գ. Հարուած, բաղխիւն. ներգործութիւն, արդիւնք. պատիժ, պատուհաս. հնչիւն կամ զարկուած ժամացուցի. շօշափումն, ձգումն. շարժումն, ազդեցութիւն. ազդուութիւն, զօրութիւն:

To Stroke, բ, ն. Մեղմ շօշափել, գգուել, փայփայել, շողմել. լզել, շփել, սրբել:

To Stroll ըստրօ՛լ բ, չ. Յածիլ, շրջիլ, թափառիլ:

Stróller ըստրօ՛լըր գ. Վատարանդի, թափառական, դատարկաշրջիկ:

Strond ըստրօ՛նտ գ. Ափն, եզր, թումբ կամ սահմանք գետոյ:

Strong ըստրօ՛ն ած. Քաջ, հզօր, կորովի, արի. ամուր, անառիկ, քաջազէն. երկայն, մեծ, բազում, յաղթ, չափահաս, զօրացեալ. սաստիկ, ուժգին, սրընթաց. առոյգ, քաջառողջ. հաստատուն, անդողդողդ. լի, ողջոյն, անթերի. մթագ (գոյն). ազդու, զօրեղ, ազդեցիկ. բարկ, կծու, դաժան, ժանտ, դառնահամ. խիստ, կարծր, պինդ, դժուարին. ճարտար, կորովամիտ. ամրակուռ, քաջապինդ. հաստատելի. տարժանելի, ահագին. զօրաւոր, զօրեղ, տեւական. իմաստալից:

Strongfísted ըստրօնֆի՛ստըտ ած. Հաստաջիլ, կորովի, ծանր ձեռամբ:

Strónghand ըստրօ՛նհէնտ գ. Բուռն, բռնութիւն, բանացեալ ձեռն:

Stróngly ըստրօ՛նլի մ. Ուժգին, սաստիկ, մեծապէս, յոյժ, կարի. քաջութեամբ, արիաբար, ամրագոյնս, հզօրագոյնս: [ջուր:

Strongwáter ըստրօնուօ՛տըր գ. Ժանտա_

Strook ըստրու՛ք. Կատարեալ ժամանակ to Strike բայի՝ փոխանակ ասելոյ Struck.

Strophe ըստրօ՛ֆի գ. Տուն երգոյ կամ ոտանաւորաց:

Strove ըստրօ՛վ. Կատարեալ ժամանակ to Strive բայի:

To Strow ըստրօ՛. Տ. To Strew.

Struck ըստրը՛ք. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութի to Strike բայի:

Strúcture ըստրը՛քչուր գ. Շինութիւն, շինուած, կառուցումն. ձև, կազմութիւն:

Strúggle ըստրը՛կլ գ. Ջանք, փոյթ, աշխատութիւն, ճիգն. վէճ, կագ, հակառակութիւն. տագնապ, յուզմունք, խռո_

To Strúggle, բ, չ. Ջանալ, նկրտիլ, ջուն գործել. վիճիլ, կագիլ, հակառակիլ. տագնապիլ, վարանիլ, խռովիլ. յոգիս տառա_պան լինել: [րանոցի:

Strúma ըստրու՛մը գ. Խոզք, խոյլք պա_

Strúmous ըստրու՛մըս ած. Որ ունի խոզս կամ խոյլս պարանոցի:

Strúmpet ըստրը՛մփէթ գ. Բոզ, պոռնիկ:

To Strúmpet, բ, ն. Պղծել, ապականել, խառնակեցուցանել:

Strung ըստրը՛ն. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութի to String բայի:

Strut ըստրը՛թ գ. Սիգաճեմ ընթացք, պերճութիւն, կոկոզանք:

To Strut, բ, չ. Սիգալ, սիգաճեմ ընթանալ. փքանալ, պանծալ. ուռնուլ, այտնուլ:

Stub ըստը՛պ գ. Բուն, արմ, կոճղ:
վութիւն: [քի խլել:

To Stub, բ, ն. Հանել 'ի բաց, արմատա_

Stúbbed ըստը՛պպըտ ած. Հատեալ, իբրև զբուն կամ զկոճղ թողեալ:

Stúbbedness ըստը՛պպըտնէս գ. Լինելն իբրև զբուն կամ զկոճղ հատեալ:

Stúbble ըստը՛պպլ գ. Խոզան:

Stúbborn ըստը՛պպըրն ած. Խստապարանոց, յամառ, կամակոր, դէդ. խիստ, կարծր. հաստատուն, պինդ, տեւական:

Stúbbornly ըստը՛պպըրնլի մ. Յամառութեամբ, կամակորութեամբ:

Stúbbornness ըստը՛պպըրննէս գ. Յամառութիւն, կամակորութիւն, խստութիւն, ըմբոստութիւն:

Stúbby ըստը՛պպի ած. Իբրև զկոճղ:

Stúbnail ըստը՛պնէյլ գ. Բեւեռ բեկեալ. բեւեռ կարճ և հաստ:

Stúcco ըստը՛քքօ գ. Կճանման ծեփ և զարդք որմոց և ձեղուանց:

To Stúcco, բ, ն. Յօրինել քանդակաձև զարդս 'ի գաճի:

Stuck ըստը՛ք. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Stick բայի:

Stud ըստը՛տ գ. Յից. բեւեռ ստուարագլուխ կամ պալար՝ առ 'ի զարդ. երամակ ձիոց:

To Stud, բ, ն. Պալարակապ զարդարել:

Stúdent ըստի՛ուտէնթ գ. Ուսանող, դպիր, աշակերտ դպրոց, ուսումնասէր:

Stúdied ըստը՛տիտ ած. Ուսեալ, գիտուն, գիտնական, վարժ:

Stúdier ըստը՛տիըր գ. Ուսանող:

Stúdious ըստի՛ուտիըս ած. Ուսումնասէր. փութաջան, 'ի խնդիր. մտադիր, յօժարամիտ. հայեցողական, ներանձնացեալ:

Stúdiously ըստի՛ուտիըսլի մ. Ուսումնասիրաբար, աշխատասիրաբար. մտադիւր, ջանիւ, փութով պնդութեամբ:

Stúdiousness ըստի՛ուտիըսնէս գ. Ուսումնասիրութիւն:

Stúdy ըստը՛տի գ. Ուսումն, պարապումն յուսումն. խոկումն, քննութի. դիտումն, միտք, կամք, հնարք. փոյթ, ջանք, մտադրութիւն. ուսումնարան, առանձին սենեակ պարապելոյ յուսմունս:

To Stúdy, բ, չ. Պարապիլ, պատրաստիլ. միտ դնել. ջանալ, ջուն գործել, փոյթ ունել, հնարել:

To Stúdy, բ, ն. Ուսանել, պարապիլ յուսումն. խոկալ, քննել. 'ի միտ առնուլ:

Stuff ըստը՛ֆ գ. Նիւթ, մարմին, գոյացութիւն. աղխ, կահ, կարասիք. չարաւ, թարախ. բաղադրութիւն, դեղ. կտաւ, ասուի, չուխայ, հիւսուած. իր, գործ կամ ինչ անպիտան կամ անարգ:

To Stuff, բ, ն. Լնուլ, խծողել. մզել, մուծանել, արկանել, վարել 'ի ներքս. ուռուցանել, այտուցանել. խնուլ, խցանել:

To Stuff, բ, չ. Խծողել զորովայն, անչափ ուտել:

Stúffing ստըֆֆին գ. Լցք, խծողումն:

Stultíloquence ստըլթիլօքուէնս գ. Անզգամաբանութիւն, խօսք յիմարական:

Stum ստըմ գ. Քաղցու. նոր գինի ընդ հնոյն խառնեալ. գինի նորահաս կամ կըրկին եփեալ:

To Stum, բ, ն. Խառնել զնոր գինի ընդ հնոյն:

Stúmble ստըմպըլ գ. Գթումն. յանցանք, վրիպանք, սխալանք, անկումն:

To Stúmble, բ, չ. Սխալել ոտից, հարկանել զոտն, գթել, սահիլ, սխալել. վրիպել, յանցանել. անկանել, պատահել, դիպել:

To Stúmble, բ, ն. Խոչընդոտն լինել, գթեցուցանել, գայթակղեցուցանել:

Stúmbler ստըմպլըր գ. Գայթակղող, կթող:

Stúmblingblock, Stúmblingstone ստըմպլինպլօք, ստըմպլինսթօն գ. Գայթ, գայթակղութիւն, խոչընդոտն, քար գայթակղութեան:

Stump ստըմփ գ. Կոճղ:

Stúmpy ստըմփի ած. Իբրև զկոճղ, պինդ, խիստ, կարճր:

To Stun ստըն բ, ն. Թնդացուցանել, խլացուցանել շառաչմամբ. ընդարմացուցանել, ապշեցուցանել:

Stung ստընկ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Sting բային:

Stunk ստընք. Կատարեալ ժամանակ to Stink բային:

To Stunt ստընթ բ, ն. Արգելուլ զաճումն, թարշամեցուցանել, աղաղել:

Stupe ստիուփ գ. Սառածումն, դեղ սառծողական: [զոփք:

To Stupe, բ, ն. Սառծել, ասծել դեղ

Stupefáction ստիուփիֆէքշըն գ. Ապշութիւն, թանձրամառութիւն, թմրութիւն:

Stupefáctive ստիուփիֆէքթիվ ած. Ապշեցուցիչ, ընդարմացուցիչ, թմրեցուցիչ:

Stupéndous ստիուփէնտըս ած. Սքանչելի, սխրալի, հիանալի:

Stúpid ստիուփիտ ած. Անզգայ, ընդարմացեալ, ապշեալ. ապուշ, թանձրամիտ, գրաստամիտ. բիրտ, անոգայ, անհանճար, անարուեստ, անհեթեթ:

Stupídity ստիուփիտիթի գ. Ապշութիւն, թանձրամտութիւն, անմտամտութիւն, անհանճարութիւն:

Stúpidly ստիուփիտլի մ. Ապշութեամբ, հիացմամբ. թմրութեամբ, յանզգայս, անխմարաբար:

Stúpifier ստիուփիֆայըր գ. Ապշեցուցիչ, ընդարմացուցիչ:

To Stúpify ստիուփիֆայ բ, ն. Ապշեցուցանել, յապուշ կրթել, անզգայացուցանել. թմրեցուցանել, ընդարմացուցանել:

Stúpor ստիուփօր գ. Թմրութիւն, ընդարմացումն, անզգայութիւն:

To Stúprate ստիուփրէյթ բ, ն. Պղծել կամ ապականել զկոյս:

Stuprátion ստիուփրէյշըն գ. Կուսապղծութիւն, բռնաբարութիւն:

Stúrdily ստըրտիլի մ. Խստիւ, բրտաբար, յանդուգն, ապառումն, ուժգին:

Stúrdiness ստըրտինէս գ. Խստութիւն, անսաստութիւն, բրտութիւն. ուժգնութիւն, սաստկութիւն:

Stúrdy ստըրտի ած. Խիստ, յանդուգն, ժպիրհ, բիրտ, ապառումն. քաջ, զօրաւոր. յալթ, անարի, անհեթեթ:

Stúrgeon ստըրճըն գ. Մորէ, թառափ (աճ. Տէրին պալըշը):

Sturk ստըրք գ. Զուարակ:

To Stut, to Stútter ստըթ, ստըթթըր բ, չ. Թոթովել, կակազել, պապաջել:

Stútter, Stútterer ստըթթըր, ստըթթըրըր գ. Թոթով, թլուատ, ծանրախօս:

Sty ստայ գ. Գոմ խոզից, խոզանոց. պոռնկոց. հիւթ արտևանանց:

To Sty, բ, ն. Փակել կամ արկանել 'ի խոզանոցն:

To Sty, բ, չ. Բարձրանալ, ելանել:

Sty'gian ստիճիըն ած. Ստիւգեան, տարտարոսական, սանդարամետական:

Style ստայլ գ. Ոճ գրութեան. եղանակ խօսից՝ նկարչութեան և երաժշտութեան. տիտղոս, պատուանուն, մականուն. ընթացք, սովորութիւն, օրէնք (աւէնի). սլաք, երկաթի գրիչ. սլաք կամ ցուցակ քառորդի. քիստ ծաղկանց:

To Style, բ, ն. Կոչել, անուանել, յորջորջել, անուն ընծայել:

Sty'ptic ստիփթիք ած. Պնդացուցիչ, խըտացուցիչ:

Stypticity ստիփթիսիթի գ. Պնդացուցիչ կամ խտացուցիչ զօրութիւն: [Դարբնել:

To Sty'thy, to Stíthy ստիթհի բ, ն.

Suásible սուէյզիպըլ ած. Համոզելի:

Suásive սուէյզիվ ած. Համոզիչ. հաւանողական:

Suásory սուէյզըրի ած. Համոզիչ, յորդորական, հաւանողական:

Suávity սուէվիթի գ. Անուշութիւն, քաղցրութիւն. հեզութիւն, մարդասիրութիւն, բարութիւն:

Subácid սըպէ՛սիտ ած. Սակաւ մի բարկ, թթուիկ:

Subácrid սըպէ՛քրիտ ած. Սակաւ մի տտիպ կամ կծու:

To Subáct սըպէ՛քթ բ, ն. Վերածել, նուաճել, դարձուցանել:

Subáction սըպէ՛քշըն գ. Վերածումն, դարձումն, նուաճումն:

Subáltern սըպէ՛լթէրն ած. Ստորակարգեալ, երկրորդ, երկրորդական:

Subaltérnate սըպէլթէ՛րնէյթ ած. Փոփոխ, փոփոխակի:

Subastríngent սըպէսթրի՛նճէնթ ած. Որ սակաւ մի սեղմէ կամ պնդացուցանէ:

Subbéadle սըպպի՛տըլ գ. Ստորին կամ երկրորդ պաշտօնեայ:

Subceléstial սըպսէլէ՛սչէլ ած. Ընդ երկնիւք, ընդ երկնաւ:

Subchánter սըպչէ՛նթըր գ. Երկրորդ դասապետ:

Subclávian սըպքլէ՛յվիէն ած. Ընդ անթովք կամ ընդ անրակաւ:

Subconstellátion սըպքօնսթէլլէ՛յշըն գ. Ստորակարգեալ կամ երկրորդ կարգի համաստեղութիւն:

Subcóntrary սըպքօ՛նթրէրի ած. Ենթաներհական:

Subcontrácted սըպքօնթրէ՛քթէտ ած. Դաշնադրեալ երկրորդ անգամ:

Subcutáneous սըպքիութէ՛նիըս ած. Ընդ մորթով:

Subdéacon սըպտի՛քըն գ. Կիսասարկաւագ:

Subdéan սըպտի՛ն գ. Երկրորդ կամ պաշտօնեայ նախերիցու:

Subdécuple սըպտէ՛քիուփըլ ած. Ենթատասնեակ:

Subderisórius սըպտէրիսօ՛րիըս ած. Սակաւ մի հեգնական, ժպտական:

Subditítious սըպտիթի՛շըս ած. Ենթադրեալ, եդեալ 'ի տեղի այլոյ:

To Subdivérsify սըպտիվէ՛րսիֆայ բ, ն. Վերստին այլայլել, անդրէն փոփոխել:

To Subdivíde սըպտիվա՛յտ բ, ն. Մակաբաժանել, ստորաբաժանել, մանր կամ դարձեալ բաժանել:

Subdivísion սըպտիվի՛ժըն գ. Մակաբաժանումն, մանր բաժանումն, անդրէն բաժանումն:

Súbdolous սը՛պտօլըս ած. Խորամանկ, նենգաւոր, խաբեբայ:

To Subdúce, to Subdúct սըպտիու՛ս, սըպտը՛քթ բ, ն. Ի բաց տանել, բառնալ 'ի բաց. հանել (զթիւն):

Subdúction սըպտը՛քշըն գ. Ի բաց բարձումն. հանումն կամ բարձումն (թուոյ):

To Subdúe սըպտիու՛ բ, ն. Նուաճել, ենթադրել կամ ընթադրել, պարտել, յաղթել. ընտելացուցանել. հերկել, գործել:

Sub dúement սըպտիու՛մէնթ գ. Նուաճումն, պարտութիւն:

Subdúer սըպտիու՛ըր գ. Նուաճող, սանձող, տիրող, յաղթող:

Súbduple, Subdúplicate սը՛պտիուփըլ, սըպտիու՛փլիքէյթ ած. Ստորապատկեալ, կէս:

Subjácent սըպճէ՛յսէնթ ած. Ներքոյ անկեալ, անկեալ ընդ:

Súbject սը՛պճէքթ ած. Ներքոյ անկեալ, ստորակայ, 'ի ներքոյ. հնազանդեալ ընդ ձեռամբ, անկեալ ընդ. առաջարկեալ:

Súbject, գ. Հպատակ, ծառայ, հնազանդեալ. առարկայ, նիւթ. ենթակայ. անուն կամ տէր բայի (ըստ քերականաց):

To Subjéct սըպճէ՛քթ բ, ն. Արկանել 'ի ներքոյ, դնել ընդ, դնել առաջի, յանդիման առնել. նուաճել ընդ ձեռամբ, 'ի պարտութիւն մատնել, հնազանդեցուցանել, ծառայեցուցանել. արկանել, ձգել:

Subjéction սըպճէ՛քշըն գ. Պարտութիւն, նուաճումն. հպատակութիւն, ծառայումն:

Subjéctive սըպճէ՛քթիվ ած. Ենթակայական:

Subingréssion սըպինկրէ՛շըն գ. Գաղտնի մուտք, սպրդումն:

To Subjóin սըպճօ՛յն բ, ն. Յարել, յաւելուլ, 'ի վերայ ածել:

Subitáneous սըպիթէ՛նիըս ած. Յանկարծական, յանկարծահաս, անակնկալ:

To Súbjugate սը՛պճիուկէյթ բ, ն. Պարտել, հնազանդեցուցանել, նուաճել, արկանել ընդ լծով ծառայութեան:

Subjugátion սըպճիուկէ՛յշըն գ. Նուաճումն, պարտութիւն:

Subjúnction սըպճը՛նքշըն գ. Յաւելումն, յաւելուած, կցորդութիւն, կապակցութիւն, միաւորութիւն:

Subjúnctive սըպճը՛նքթիվ ած. Յաւելեալ, կից. ստորադասական (եղանակ բայից):

Sublapsárian, Sublápsary սըպլէփսէ՛րիէն, սըպլէ՛փսէրի ած. Զկնի անկման կամ պատուիրանազանցութեան մարդոյն:

Sublátion սըպլէ՛յշըն գ. Բարձումն:

Sublevátion սըպլիվէ՛յշըն գ. Բարձրութիւն, ամբարձումն:

Sublímable սըպլա՛յմէպըլ ած. Զոր մարթ է զամամբ թորել:

Sublímableness սըպլա՛յմէպըլնէս գ. Լինելն զամամբ թորելի:

Súblimate սը՛պլիմէթ գ. Զտեալ ինչ. սնդիկ զտեալ:

Súblimate, ած. Զտեալ՝ վերացեալ ջերմութեամբ հրոյ և մածեալ 'ի խորս անօթոյն:

To Súblimate, ք, ն. Զատմամբ Թորել. վերացուցանել, ամբառնալ։

Sublimátion սըպլիմէյշըն գ. Վերացումն (ըստ քիմիականաց). բարձրութիւն, ամբարձումն, աճումն, առաւելութիւն, նըրբութիւն, կատարելութիւն։

Sublíme սըպլայմ ած. Բարձր, վերին. գերագոյն, բարձրագոյն, գերամբարձ, վեհ, վսեմ. զուարճացեալ, խնդամիտ. փառահեղ, շքեղ, վեհապանծ, սէգ։

Sublíme, գ. Վսեմ ոճ բանից։

To Sublíme, ք, ն. Վերացուցանել (ըստ քիմիականաց, այսինքն՝ զատել Թորմամբ 'ի ձեռն հրոյ). բարձրացուցանել, ամբառնալ, մեծացուցանել, հանել 'ի վեր. մաքրել. զտել, նրբացուցանել։

To Sublíme, ք, չ. Ամբառնալ, վերանալ, զտիլ, մաքրիլ։

Sublímely սըպլայմլի մ. Բարձր, վսեմաբար, վեհս, շքեղ լինի։

Sublímity սըպլիմիթի գ. Բարձրութիւն, ծայր, կատար. վսեմութիւն, գերազանցութիւն, առաւելութի՛ն, նրբութիւն, կատարելութիւն։

Sublíngual սըպլինկուըլ ած. Ընդ լեզուաւ, ենԹալեզու։

Sublúnar, Súblunary սըպլիունըր, սը՛պլիունըրի ած. ԵնԹալուսնեայ, երկրաւոր։

Súbmarine սը՛պմէրին ած. Ծովածածուկ, ծովայատակ։

To Submérge սըպմէրճ ք, ն. Ընկղմել 'ի խորս, ընկլուզանել։

Submérsion սըպմէրշըն գ. Ընկղմումն, սուզումն։

To Submínister, to Submínistrate սըպմինիսթըր, սըպմինիսթրէյթ ք, ն. Տալ, մատակարարել, ընծեռել, լինել զպէտս, օգնել։

To Submínister, ք, չ. Ձեռն տալ, օգնել, պիտանի լինել։

Submíss սըպմիս ած. Խոնարհ, ցածուն, ակնածու, հլու, խոնարհամիտ։

Submíssion սըպմիշըն գ. Հպատակութի՛ն, հնազանդութիւն. խոնարհութիւն, ակնածութիւն։

Submíssive սըպմիսիվ ած. Խոնարհ, խոնարհամիտ, ցածուն, ակնածու։

Submíssively սըպմիսիվլի մ. Խոնարհութեամբ, ցածութեամբ, ակնածութեամբ։

Submíssiveness սըպմիսիվնէս գ. Խոնարհութիւն, ցածութիւն, ակնածութիւն, հլութիւն։

Submíssly սըպմիսլի մ. Խոնարհութեամբ, ցածութեամբ։

To Submít սըպմիթ ք, չ. Ի ներքոյ արկանել զանձն, հնազանդիլ, հպատակիլ։

To Submít, ք, ն. Խոնարհեցուցանել, իջուցանել, ցածուցանել. 'ի ներքոյ արկանել, ենԹադրել, հնազանդեցուցանել, նըւաճել. Թողուլ, յանձն առնել։

Submúltiple սըպմըլթիփըլ գ. Ստորաբաժանապատկեալ (Թիւ)։

Subóctave, Subóctuple սըպօքթէյվ, սըպօքթիուփըլ ած. ՍտորուԹերորդ, որ պարունակէ զուԹերորդ մասն։

Subórdinacy, Subórdinancy սըպօրտինէսի, սըպօրտինէնսի գ. Ստորակարգութիւն, հպատակութիւն. կարգ, դաս։

Subórdinate սըպօրտինէթ ած. Ստորակարգեալ, հպատակ, կարգեալ ընդ. կարգեալ, դասեալ, շարադասեալ։

To Subórdinate, ք, ն. Ստորակարգել, արկանել ընդ։

Subórdinately սըպօրտինէթլի մ. Ստորակարգութեամբ, կարգաւ, ըստ կարգի։

Subordinátion սըպօրտինէյշըն գ. Ստորակարգութիւն, հպատակութի՛. կարգ, դաս, աստիճան։

To Subórn սըպօրն ք, ն. Սադրել, հրապուրել, մոլորեցուցանել, խաբել, կաշառել. նիւթել չարութեամբ։

Subornátion սըպօրնէյշըն գ. Սադրումն, հրապոյրք, պատրանք, կաշառ. նենգութիւն, դաւ։

Subórner սըպօրնըր գ. Սադրիչ, հրապուրող ('ի չարն)։

Subpoéna սըպփինէ գ. Կոչումն 'ի դատաստան՝ ընդ պատժով։

Subquádruple սըպքուօտրիուփըլ ած. Ստորքառորդ կամ ստորաքառեակ, որ պարունակէ զչորրորդ մասն։

Subquíntuple սըպքուինթիուփըլ ած. Ստորհնգեակ, որ պարունակէ զհինգերորդ մասն։

Subréctor սըպրէքթըր գ. Երկրորդ ուղղիչ կամ վարիչ (դպրատան)։

Subréption սըպրէփշըն գ. Գողութիւն, պատրանք, խաբէութիւն։

Subreptítious սըպրէփթիշըս ած. Գողութեամբ կամ պատրանօք ստացեալ։

To Subscríbe սըպսքրայպ ք, ն. Ստորագրել ձեռամբ, հաւանիլ. վկայել կամ հաստատել ստորագրութեամբ անուանն. նըւաճել, անձնել։

To Subscríbe, ք, չ. Հաւանիլ, անսալ. խոստանալ, յանձն առնուլ տալ։

Subscríber սըպսքրայպըր գ. Ստորագրող. որ հաւանի կամ խոստանայ տալ։

Subscríption սըպսքրիփշըն գ. Ստորագրութիւն, ստորագրեալ անուն. հաւանութիւն, խոստումն, հպատակութիւն։

Subséction սըպսէքշըն գ. Կրկին կամ անդրէն հատուած։

Subsécutive սըպսէ՛քիուդիվ ած. Հետեւորդ, որ գայ զկնի։

Subséptuple սըպսէ՛փդիուփլ ած. Ստորեօթնեակ, որ պարունակէ զեօթներորդ մասն կամ զմին յեօթանց անտի։

Súbsequence սը՛պսիքուէնս գ. Հետեւողութիւն, հետեւանք։

Súbsequent սը՛պսիքուէնդ ած. Յետագայ, հետեւորդ, զհետ եկեալ։

Súbsequently սը՛պսիքուէնդլի մ. Ապա, զկնի, յետոյ, կարգաւ։

To Subsérve սըպսէ՛րվ բ, ն. Օգնել, ներպաստամատոյց լինել, գործակից լինել, սպասաւորել։

Subsérvience, Subsérviency սըպսէ՛րվիէնս, սըպսէ՛րվիէնսի գ. Օգնութիւն, նպաստ, ձեռնտուութիւն, գործակցութիւն, օժանդակութիւն։

Subsérvient սըպսէ՛րվիէնդ ած. Ստորակարգեալ, երկրորդ, օժանդակ, նպաստիչ, պիտանի, ձեռնտու։

Subséxtuple սըպսէ՛քսդիուփլ ած. Ստորավեցեակ, որ պարունակէ զվեցերորդ մասն։

To Subsíde սըպսա՛յտ բ, չ. Նստիլ, իջանիլ, սուզիլ 'ի խորս։

Subsídence, Subsídency սըպսա՛յտէնս, սըպսա՛յտէնսի գ. Նստումն, իջումն 'ի յատակն, սուզումն։

Subsídiary սըպսի՛տիէրի ած. Օժանդակ, օգնական, ձեռնտու, նպաստիչ։

Súbsidy սը՛պսիտի գ. Օժանդակութիւն, օգնութիւն, նպաստ։

To Subsígn սըպսա՛յն բ, ն. Ստորագրել։

To Subsíst սըպսի՛սդ բ, չ. Ենթակայանալ, գոլ, լինել. կալ, անել. կերակրիլ, սնանիլ, գտանել զպարէն կամ զդարման. հաստատիլ, յարիլ։

Subsístence, Subsístency սըպսի՛սդէնս, սըպսի՛սդէնսի գ. Ենթակայութիւն, գոյութիւն. սնունդ, կերակուր, պէտք, դարման կենաց. հաստատութիւն, յարումն։

Subsístent սըպսի՛սդէնդ ած. Ենթակայացեալ, գոյակ. հաստատուն, յարակից։

Súbstance սը՛պսդէնս գ. Գոյացութիւն. էութիւն, խակութիւն, զինչութիւն, ինքնութիւն, ընութիւն, գոյաւորութի. նիւթ, մարմին. իր, արդիւնք. համառօտութիւն, բովանդակութիւն. ինչք, մեծութի, ստացուածք. հաստատունի, պարէն, դարման։

Substántial սըպսդէ՛նշըլ ած. Գոյացական. էական, իրական, ճշմարիտ, հաստատուն. մարմնական, նիւթեղէն. ստուար, մեծամարմին. ընչեղ, հարուստ, մեծատուն։

Substantiálity սըպսդէնշիէ՛լիդի գ. Գոյականութիւն, իրականութիւն. մարմին, գոյացութիւն, նիւթ։

Substántially սըպսդէ՛նշըլլի մ. Գոյացապէս, էապէս, իրապէս. մնդապէս. իրօք, արդեամբք, հաստատեաւ, ախրապէս. հարստաբար, ճոխաբար։

Substántialness սըպսդէ՛նշըլնէս գ. Գոյականութիւն. հաստատութիւն, ամրութիւն, անականութիւն։

Substántials սըպսդէ՛նշըլզ գ. Գոյացութիւն, գոյացական կամ էական մասունք։

To Substántiate սըպսդէ՛նշիէյդ բ, ն. Գոյացուցանել, գոյաւորել, 'ի գոյ ածել։

Súbstantive սը՛պսդէնդիվ գ. Գոյական (անուն)։

Súbstantive, ած. Ինքնագոյ, ենթակայացեալ, գոյակ, հաստատուն. էական (բայ)։

Súbstitute սը՛պսդիդիուդ գ. Փոխանորդ, տեղակալ։

To Súbstitute, բ, ն. Փոխանակել, կացուցանել փոխանակ. կարգել 'ի տեղի։

Substitútion սըպսդիդիու՛շըն գ. Փոխանակութիւն։

To Substráct սըպսդրէ՛քդ բ, ն. Բառնալ զմասն 'ի բոլորէն, հանել կամ բառնալ զփոքր թիւն 'ի մեծագունէն։

Substráction սըպսդրէ՛քշըն գ. Բարձումն, բացբարձութիւն. հանումն կամ բարձումն (թուոյ)։

Substrúction սըպսդրը՛քշըն գ. Հիմն, հիմնարկութիւն, կառուցումն հիման։

Substy'lar սըպսդա՛յլէր ած. Ենթացուցակ (գիծ)։

Subsúltive, Subsúltory սըպսը՛լդիվ, սըպսը՛լդըրի ած. Ընդոստ, թրթռուն։

Subsúltorily սըպսը՛լդըրիլի մ. Ընդոստ, թրթռամամբ։

Subtángent սըպդէ՛նճէնդ գ. Ստորաշօշափ կամ ենթաշօշափ (ըստ երկրաչափից)։

To Subténd սըպդէ՛նտ բ, ն. Ձգել 'ի ներքոյ (զգիծ)։

Subténse սըպդէ՛նս գ. Լար աղեղան։

Subterflúent, Subtérfluous սըպդէրֆլիու՛էնդ, սըպդէ՛րֆլիուըս ած. Վայրահոսան, որ հոսէ 'ի ներքոյ կամ 'ի ստորուստ։

Súbterfuge սը՛պդէրֆիուճ գ. Փախուստ, խուսափումն, պատճառանք։

Subterránean, Subterráneous սըպդէրրէ՛նիէն, սըպդէրրէ՛նիըս ած. Ստորերկրեայ, ընդերկրեայ, գետնափոր։

Subterránity սըպդէրրէ՛նիդի գ. Ստորերկրեայ տեղք կամ խոռոչք։

Súbtile սը՛պդիլ ած. Նուրբ, անօսր, անգայտ, նրբին, մանր. դիւրդ, փափուկ, ընտիր. սուր, արագ, թեթեւ. սրամիտ, խորագէտ, ճարտար. պատիր, խաբեբայ։

Súbtilely «սը՛պթիլլի» մ. Նրբութեամբ, նրբագոյնս, մանր. Ճարտար, նրբամտութեամբ, խորամանկութեամբ, նենգաւ:

Súbtileness «սը՛պթիլնէս» գ. Նրբութիւն, անօսրութիւն. նրբամտութիւն, խորամանկութիւն, Ճարտարութիւն:

To Subtíliate «սըպթի՛լիէյթ» բ, ն. Նրբացուցանել, անօսրացուցանել:

Subtiliátion «սըպթիլիէ՛յշըն» գ. Նրբութի, անօսրութիւն, նրբացումն:

Subtilizátion «սըպթիլիզէ՛յշըն» գ. Նրբացուցումն, անօսրացուցումն, անզգայութիւն. կարի խիստ նրբութի, խմաստակութի:

To Subtilíze «սըպթիլա՛յզ» բ, ն. Նրբացուցանել, անօսրացուցանել, անզգայացուցանել. կարի խիստ նրբացուցանել, մանր քննել:

To Subtilíze, բ, չ. Կարի խիստ նրբաբանել:

Súbtilty «սը՛պթիլթի» գ. Նրբութիւն, անօսրութիւն, անզգայութիւն. փափկութիւն, ազնուութիւն, պատուականութի. կարի խիստ նրբութիւն, խմաստակութիւն. նրբամտութիւն, խորագիտութիւն, խորամանկութիւն. պարզութիւն:

Súbtle «սը՛թըլ» ած. Սրամիտ, նրբամիտ, խորագէտ, խորամանկ, Ճարտար, հնարիմաց: Տես Subtile.

Súbtly «սը՛թլի» մ. Նրբամտութեամբ, խորամանկութեամբ, Ճարտարութեամբ, հնարիւք. գեղեցիկ խիստ, վայելչս:

To Subtráct «սըպթրէ՛քթ» բ, ն. Հանել, բառնալ, 'ի բաց առնուլ:

Subtrácter «սըպթրէ՛քթըր» գ. Թիւն հանելի կամ բառնալի:

Subtráction «սըպթրէ՛քշըն». Տես Substraction.

Subtrahénd «սըպթրէհէ՛նտ» գ. Թիւն մեծագոյն՝ յորմէ բառնալի է փոքրագոյնն:

Subtríple «սըպթրի՛փըլ» ած. Ստորեւեակ, որ պարունակէ զերրորդ մասն:

Súburb «սը՛պըրպ» գ. Արուարձան, արձակայք, բացատ. սահման, արտաքին կողմն:

Subúrban «սըպը՛րպըն» ած. Արուարձանեայ, շուրջ զքաղաքաւ, բնակիչ արուարձանի:

Subventáneous «սըպվէնթէ՛նիըս» ած. Դատարկ, հողմալից:

To Subvérse «սըպվը՛րս» բ, ն. Կործանել, քանդել, տապալել:

Subvérsion «սըպվը՛րշըն» գ. Կործանումն, քանդումն, տապալումն, եղծումն:

Subvérsive «սըպվը՛րսիվ» ած. Կործանիչ, քանդիչ, աւերիչ, եղծիչ:

To Subvért «սըպվը՛րթ» բ, ն. Կործանել, քանդել, տապալել, աւերել, խանգարել, կործանանել. թիւրել, մոլորեցուցանել:

Subvérter «սըպվը՛րթըր» գ. Կործանիչ, քանդիչ, տապալանիչ:

Subwórker «սըպուը՛րքըր» գ. Գործակից, օգնական, ձեռնտու:

Succedáneous «սըքսիտէ՛նիըս» ած. Յաջորդ, փոխանորդական:

Succedáneum «սըքսիտէ՛նիըմ» գ. Յաջորդ, եսեղակալ, փոխան:

To Succéed «սըքսի՛տ» բ, չ. Գալ զկնի կամ զհետ. յաջորդել, փոխանորդել, փոխանակել, ժառանգել. պատահել, հանդիպել. յաջողել, 'ի Ճաշ պատահել. պատապարել, հովանաւորել:

To Succéed, բ, ն. Գնալ զհետ. յաջողել, ուղղել:

Succéeder «սըքսի՛տըր» գ. Յաջորդ, ժառանգ, փոխանորդ:

Succéss «սըքսէ՛ս» գ. Հանդիպումն, պատահումն, ելք իրացն. յաջողութիւն. յաջորդութիւն:

Succéssful «սըքսէ՛սֆուլ» ած. Յաջող, յաջողակ, երջանիկ, բարեբաստ:

Succéssfully «սըքսէ՛սֆուլլի» մ. Յաջողութեամբ, յաջողակս, քաջիկ:

Succéssfulness «սըքսէ՛սֆուլնէս» գ. Յաջողութիւն, յաջողուած, երջանիկ ելք, բարեբաղդութիւն, երջանկութիւն:

Succéssion «սըքսէ՛շըն» գ. Յաջորդութիւն, կարգ. ազգ, պայազատութիւն. ժառանգութիւն, փոխանորդութիւն:

Succéssive «սըքսէ՛սսիվ» ած. Յաջորդական, զկնի միմեանց. յաջորդութեան, ժառանգութեան:

Succéssively «սըքսէ՛սսիվլի» մ. Յաջորդաբար, միմեանց զկնի, կարգաւ, մի ըստ միոջէ:

Succéssiveness «սըքսէ՛սսիվնէս» գ. Յաջորդականութիւն:

Succéssless «սըքսէ՛սլէս» ած. Անյաջող, դժբաղդ, ձախող, ձախողած:

Succéssor «սըքսէ՛սսըր» գ. Յաջորդ, փոխանորդ, ժառանգ:

Succínct «սըքսի՛նքթ» ած. Համփրփեալ կամ ամփոփեալ համդերձիւք, կարՃահանդերձ. կարՃ, համառօտ, հակիրՃ:

Succínctly «սըքսի՛նքթլի» մ. Համառօտիւ, սակաւուք, սուղ բանիւ:

Succínctness «սըքսի՛նքթնէս» գ. Համառօտութիւն, կարՃութիւն, սղութիւն:

Súccory «սը՛քքըրի» գ. Եղերդ:

Súccour «սը՛քքըր» գ. Օգնութիւն, նպաստ, ձեռնտուութիւն, օգնական, ձեռնտու:

To Súccour, բ, ն. Օգնել, լինել ձեռնտու, 'ի թիկունս հասանել:

Súccourer «սը՛քքըրըր» գ. Օգնական, ձեռնտու, պաշտպան, զօրավիգն:

Súccourless «սը՛քքըրլէս» ած. Անօգնական, լքեալ:

Súcculence, Súcculency սը՛քքիուլէնս, սը՛քքիուլէնսի գ. Հիւթ, խոնաւութիւն:

Súcculent սը՛քքիուլէնթ ած. Հիւթալից, բազմահիւթ, խոնաւուտ:

To Succúmb սըքքը՛մպ բ, չ. Ի ներքոյ անկանիլ, ընկճիլ:

Succussátion սըքքըսսէ՛յշըն գ. Արագ ընթացք ձիոյ: [ժումն:

Succússion սըքքը՛շըն գ. Ցնցումն, շար-

Such սըչ. դէր. Այսպիսի, այնպիսի, նոյնպիսի, նման, նոյնգունակ, իբրև, որպէս, որպիսի. այսչափ. այս ոք, այն ոք. այսինչ, այն ինչ: – as, որ, որ միանգամ. որպէս, զոր օրինակ: And - like, և այլն, այլովքն համդերձ:

Suck սըք գ. Ծծումն, ծուծ. կաթն կամ սնունդ առեալ մանկանց, դիեցումն:

To Suck, բ, ն. Զգել (զօդ). ըմպել. ծծել զկաթն, դիել. կթել (զկաթն). կլանել, ընկլուզանել:

To Suck, բ, չ. Ծծել, ձգել. դիել, ստընդիայ լինել. ըմպել, ստգորիլ:

Súcker սը՛քըր գ. Զգող, ծծող. մասնք ջրհանին. խողովակ. բողբոջ, շառաւիղ:

Súcket սը՛քիթ գ. Անուշեղէնք, շաքարագործք:

Súckingbottle սը՛քինկպոթթըլ գ. Ըմպանակ տղայոց:

To Súckle սը՛քըլ բ, ն. Դիեցուցանել, տալ կամ ջամբել զկաթն:

Súckling սը՛քլին գ. Ստնդիայ, դիեցիկ:

Súction սը՛քշըն գ. Զգումն, ծծումն, ծուծ, դիեցումն:

Sudátion սիուտէ՛յշըն գ. Քրտնումն, քիրտն:

Súdatory սիու՛տէթըրի գ. Քրտնարան, բաղանիք:

Súdden սը՛տտին ած. Յանկարծական, յանկարծահաս, անակնկալ. երագ, ուժգին, բուռն, յանդուգն:

Súdden, գ. Յանկարծադէպ կամ անակնկալ անցք: On, of a –, յանկարծուստ, յանպատրաստից, առժամայն, խիկ և խիկ:

Súddenly սը՛տտինլի մ. Յանկարծակի, յանկարծուստ, խիկ և խիկ. յանպատրաստից:

Súddenness սը՛տտիննէս գ. Երագութիւն, շտապ, բռնութիւն, յանկարծակի ժամանումն:

Sudorífic սիուտորի՛ֆիք ած. Քրտնեցուցիչ, քրտնաբեր:

Sudorífic, գ. Դեղ քրտնեցուցիչ:

Súdorous սիու՛տորըս ած. Քրտնական. քրտնալից:

Suds սըտզ գ. Օճառաջուր: To be in the –, 'ի նեղ անկանիլ, տագնապիլ. վարանիլ, յանձնարս մտանել:

To Sue սիու բ, ն. Ի դատ կոչել, պահանջել դատաստանաւ. յաղթել 'ի դատաստանի:

To Sue, բ, չ. Խնդրել, խնդրել, հայցել, պաղատիլ, աղերսել:

Súet սիու՛իթ գ. Ճարպ երինջանց:

Súety սիու՛իթի ած. Նման ճարպոյ երինջանց:

To Súffer սը՛ֆֆըր բ, ն. Կրել, չարչարիլ. համբերել, ժուժել, հանդուրժել, անել, տոկալ. տանիլ, թոյլ տալ, ներել. կրել, անցանել:

To Súffer, բ, չ. Կրել զպատիժ կամ ըզվիշտ, պատժիլ, պատուհասիլ, չարչարիլ, տանջիլ, վշտանալ. վնասիլ: [րելի:

Súfferable սը՛ֆֆըրէպլ ած. Տանելի, նե-

Súfferably սը՛ֆֆըրէպլի մ. Զափաւորապէս, ըստ չափու, ըստ բաւականին:

Súfferance սը՛ֆֆըրէնս գ. Չարչարանք, վիշտ, տանջանք, նեղութիւն, տառապանք. համբերութիւն, ժուժկալութիւն, ներումն, զիջումն:

Súfferer սը՛ֆֆըրըր գ. Կրող, չարչարակիր, համբերող. որ կորուսանէ կամ վնասի. ներող:

Súffering սը՛ֆֆըրին գ. Չարչարանք, տանջանք, վիշտ, նեղութիւն:

To Suffíce սըֆֆա՛յզ բ, չ. Բաւել, բաւական լինել:

To Suffíce, բ, ն. Տալ, ընձեռել, մատակարարել. շատացուցանել, լնուլ:

Suffíciency սըֆֆի՛շէնսի գ. Բաւականութիւն. յաջողակութիւն, հմտութիւն. բաւականն. լիութի, առատութիւն. յանձնապաստանութիւն:

Suffícient սըֆֆի՛շէնթ ած. Բաւական, շատ. ընդունակ, աջողակ, հմուտ, կարող, ձեռնհաս, հարուստ, ապենիազ:

Suffíciently սըֆֆի՛շէնթլի մ. Բաւականապէս, ըստ բաւականին:

Suffísance սըֆֆի՛զէնս գ. Բաւականութիւն, լիութիւն, առատութիւն:

To Súffocate սը՛ֆֆոքէյթ բ, ն. Հեղձուցանել, խեղդել, հեղձամղձուկ առնել:

Suffocátion սըֆֆոքէ՛յշըն գ. Հեղձուցումն, հեղձումն, խեղդումն:

Súffocative սը՛ֆֆոքէթիվ ած. Հեղձուցիչ, խեղդիչ:

Súffragan սը՛ֆֆրէկըն գ. Փոքեպիսկոպոս, եպիսկոպոս օգնական մետրապօլտի:

To Súffragate սը՛ֆֆրէկէյթ բ, չ. Տալ ըզքուէ, միաբանիլ, նպաստել, օգնել:

Súffrage սը՛ֆֆրիճ գ. Քուէ, վճիռ, հաւանութիւն, օժանդակութիւն:

Suffumigátion սըֆֆիումիկէ՛յշըն գ. Ծըխումն:

To Suffúse սըֆֆի՛ուզ բ, ն. Սփռել, ծաւալել, ճապաղել։

Suffúsion սըֆֆի՛ուժըն գ. Սփռումն, ծաւալումն, ճապաղումն. լուծն աչաց։

Sug սըկ գ. Ճճի ինչ։

Súgar շու՛կըր գ. Շաքար. անուշակ ինչ. բիւրեղացումն ինչ քիմիական։

To Súgar, բ, ն. Խառնել կամ պատել շաքարաւ. անուշել։

Súgarcandy շու՛կըրքէնտի գ. Շաքար վանի, վանաշաքար։

Súgary շու՛կըրի ած. Շաքարեղէն, շաքարալից, քաղցր, անուշակ։

To Suggést սըճճէ՛սթ բ, ն. Թելադրել, սադրել, ազդել, 'ի յուշ ածել, առաջի առնել. խաբել, պատրել, հրապուրել. գաղտ ծանուցանել կամ խրատել։

Suggéster սըճճէ՛սթըր գ. Թելադրիչ, սադրիչ, յիշեցուցիչ։

Suggéstion սըճճէ՛սչըն գ. Թելադրութի, սադրողութիւն, ազդումն, փորձութիւն. գրգիռ, հրապոյրք, նենգ։

Súicide սի՛ուիսայտ գ. Անձնասպանութիւն. անձնասպան։

Súing սի՛ուին գ. Քամումն, մզումն։

Suit սի՛ութ գ. Կարգ, շարք, դասաւորութիւն, հետևանք. սար զգեստուց, ըզգեստք, համգերձք. կարգաւորութիւն, համեմատութիւն. ընկերակցութիւն, ընկերք, ուղեկիցք. մեծարանք, պատիւ. աղերսագիր. խնդրուած, պաղատանք. դատ, խնդիր, վէճ. ծառայութի, հպատակութի։

To Suit, բ, ն. Յարմարել, պատշաճել. կարգել, դասաւորել. յարմարիլ, պատշաճիլ, միաբանիլ. զգեցուցանել, զգեստաւորել, համգերձել, կազմել։

To Suit, բ, չ. Յարմարիլ, պատշաճիլ, միաբանիլ, 'ի դէպ գալ կամ ելանել։

Suítable սի՛ութէպլ ած. Յարմար, պատշաճ, վայելուչ, ըմբռն, պատեհ, 'ի դէպ, համեմատ։

Suítableness սի՛ութէպլնէս գ. Յարմարութիւն, պատշաճութիւն, վայելչութի, համեմատութիւն, միաբանութիւն։

Suítably սի՛ութէպլի մ. Ի դէպ, պատշաճապէս, վայելչաբար, ըստ պատշաճի, ըստ արժանւոյն։

Suíter, Suítor սի՛ութըր գ. Աղերսարկու, աղաչաւոր, խնդրող, Թախանձարկու, ժըտող. հետամուտ, տարփածու, պատուադիր կանանց։

Suítress սի՛ութրէս գ. Կին աղաչաւոր կամ աղերսարկու։

Súlcated սը՛լքէթէտ ած. Ակօսաւէտ, արօրադիր։

Sull սըլ գ. Արօր։

Súllen սը՛լլըն ած. Խոժոռադէմ, դժնէհայեաց, դժկամակ. չար, չարաչուք, մըստակար, ձախող, որ խեթիւ հայի. խիստ, ժանտ, կամակոր, դեգ. մթին, նսեմ, անլոյս, խաւարչային. տխուր, թախծեալ, ցաւագին։

Súllenly սը՛լլընլի մ. Խոժոռ դիմօք, խեթիւ, չարաչար, տրտմութեամբ։

Súllenness սը՛լլըննէս գ. Խոժոռութիւն, ժանտութիւն, դեգութիւն, անզգամութիւն, չարութիւն, յամառութիւն։

Súllens սը՛լլընզ գ. Դեգութիւն, ժանտութիւն, անհամբոյր բարք։

Súlly սը՛լլի գ. Աղտ, աղտեղութիւն, գարշութիւն, արատ, բիծ, կեղտ։

To Súlly, բ, ն. Աղտեղել, պղծել, ապականել, շաղախել։

Súlphur սը՛լֆըր գ. Ծծումբ։

Sulphúreous, Súlphurous սըլֆի՛ուրիըս, սը՛լֆըրըս ած. Ծծմբային, ծծմբախառն։

Sulphúreousness սըլֆի՛ուրիըսնէս գ. Ծծըմբային որակութիւն։

Súlphury սը՛լֆըրի ած. Ծծմբային։

Súltan սը՛լթըն գ. Սուլտան։

Súltana, Súltaness սը՛լթընը, սը՛լթընէս գ. Սուլտանուհի, տիկնաց տիկին, բամբիշն։

Súltanry սը՛լթընրի գ. Սուլտանութիւն, ինքնակալութիւն արևելեան։

Súltriness սը՛լթրինէս գ. Տօթ, տապ, խորշակ։

Súltry սը՛լթրի ած. Տօթագին, տապախառն, խորշակաբեր։

Sum սըմ գ. Գումար, բովանդակութի. գումար դրամոց. համառօտութիւն, բովանդակութիւն. աւարտ, վախճան, ելք. կատար, ծայր, ծագ, լրումն։ In –, համակ յետոյ, 'ի վախճանի։

To Sum, բ, ն. Գումարել, յաւելուլ. բովանդակել, ամփոփել, համառօտել, հաւաքել, ժողովել, քաղել. քօշափետուր լինել։

Súmach սի՛ումաք գ. Աղտոր։

Súmless սը՛մլէս ած. Անթիւ, անհամար։

Súmmarily սը՛մմըրիլի մ. Կարճ 'ի կարճոյ, համառօտիւ, կարճառօտիւ։

Súmmary սը՛մմըրի ած. Համառօտ, կարճ, սուղ։

Súmmary, գ. Համառօտութիւն, բովանդակութիւն։

Súmmer սը՛մմըր գ. Ամառն. հեծան։ –-house, ամարանոց, զաղարազարդ հովանոց։

To Súmmer, բ, չ. Անցուցանել զամառն։

To Súmmer, բ, ն. Ջերմ պահել։

Súmmersault, Súmmerset սը՛մմըրսէթ գ. Ոստիւն ոյլանդակ կամ վանդաւոր։

Súmmit սըմմիթ գ. Ծայր, ծագ, գագաթն, գլուխ, արտևան:

To Súmmon սըմմըն բ, ն. Կոչել, հրաւիրել, ձայն տալ, հրամայել, պատուիրել, ազդ առնել. դրդել, շարժել, յարուցանել:

Súmmoner սըմմընըր գ. Կոչող 'ի դատաստան, հրաւիրակ, քարոզ, ազդարար:

Súmmons սըմմընզ գ. Կոչումն 'ի դատաստան. կոչ, հրաւէր, պատուէր, հրաման, ազդարարութիւն:

Súmpter սըմփթըր գ. Գրաստ բեռնակրաց:

Súmption սըմփշըն գ. Առումն, յանձնառութիւն:

Súmptuary սըմփչուէրի ած. Ծախուց:

Sumptuósity սըմփչուասիթի գ. Մեծածախ հանդերձանք, շքեղութիւն, պայծառութի:

Súmptuous սըմփչուըս ած. Մեծածախ, մեծապատրաստ, շքեղ, պայծառ, բազմահարկի, հոյակապ:

Súmptuously սըմփչուըսլի մ. Մեծածախ հանդերձանօք, շքեղութեամբ, պայծառապէս:

Súmptuousness սըմփչուըսնէս գ. Շքեղութիւն, պայծառութիւն:

Sun սըն գ. Արև, արեգակն, արփի. արեւահայեաց կամ արեգակնակէզ տեղի. լոյս, պայծառութիւն: Under the –, ընդ արեգակամբ, յերկրի աստ: – -beam, ճառագայթ արեւու: – burn, շող ջերմակիզ: – -burnt, արեգակնակէզ, խորշակահար: – -dial, ժամացոյց արեգական: – -flower, արեւածաղիկ, արեւադէմ: – rise, ելք արեւու: – set, – -down, մուտք արեւու:

To Sun, բ, ն. Տապացուցանել յարեւու, դնել կամ չորացուցանել յարեւու:

Súnday սընտի գ. Կիւրակէ, միաշաբաթ:

Súnder սընտըր գ. Երկու, երկու մասն: In –, ընդ երկուս, յերկուս մասունս (բաժանել):

To Súnder, բ, ն. Անջատել, բաժանել, զատանել:

Súndry սընտրի ած. Բազում, պէսպէս, այլ և այլ, զանազան:

Sung սըն. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Sing բայի:

Sunk սընք. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Sink բայի:

Súnless սընլէս ած. Անարեւ:

Súnlike սընլայք ած. Արեւանման:

Súnny սըննի ած. Արեգակնային, արեւանման, արփիափայլ, լուսաւոր, պայծառ. արեգդէմ, արեւահայեաց:

Súnrise, Sunrísing սընրայզ, սընրայզինկ գ. Ծագումն արեւու, արեւագալ, առաւօտ. արեւելք:

Súnset սընսէթ գ. Մուտք արեգական, երեկոյ, երեկ. արեւմուտք:

Súnshine, Súnshiny սընշայն, սընշայնի ած. Պայծառ, լուսաւոր, արփիափայլ:

Súnshine, գ. Լոյս, փայլումն, պայծառութիւն կամ ճառագայթ արեւու:

Sup սըփ գ. Ումպ, սակաւ մի ճաշակ:

To Sup, բ, ն. Ըմպել առ սակաւ սակաւ, յումպ կլանել:

To Sup, բ, չ. Ընթրել:

To Sup, բ, ն. Տալ զընթրիս:

Súperable սիուփըրէպլ ած. Յաղթելի, նուաճելի:

Súperableness սիուփըրէպլնէս գ. Լինելն յաղթելի կամ նուաճելի:

To Superabóund սիուփըրէպաունտ բ, չ. Կարի առաւելուլ, յորդել կամ յաճախել յոյժ, զեղուլ, առատանալ:

Superabúndance սիուփըրէպընտէնս գ. Առաւելութիւն, առատութիւն, յորդումն, զեղումն, անչափութիւն:

Superabúndant սիուփըրէպընտէնթ ած. Աւելորդ, աւելի, յորդ, առատ, անչափ:

Superabúndantly սիուփըրէպընտէնթլի մ. Առատապէս, լիուլի, յանչափս:

To Superádd սիուփըրէտ բ, ն. Յաւելուլ 'ի վերայ, յաւելուլ:

Superaddítion սիուփըրէտտիշըն գ. Յաւելումն 'ի վերայ. յաւելուած:

Superadvénient սիուփըրէտվինիէնթ ած. Ի վերայ հասեալ, յօգնութիւն ժամանեալ. անակնկալ, յանպատրաստից:

To Superánnuate սիուփըրէննիուէյթ բ, չ. Անցանել քան զամն, աւելլ կամ մնալ առաւել քան զապրի մի:

Superannuátion սիուփըրէննիուէյշըն գ. Հնութիւն կամ ապականումն զկնի ամաց:

Supérb սիուփըրպ ած. Հոյակապ, շքեղ, պերճ, պանծալի, գերապանծ:

Supérbly սիուփըրպլի մ. Շքեղս, շքեղաբար, պանծանօք:

Supercárgo սիուփըրքարկօ գ. Վերակացու վաճառաց 'ի նաւի:

Superceléstial սիուփըրսիլէսչէլ ած. Ի վերայ քան զերկինս:

Supercílious սիուփըրսիլիըս ած. Բարձրայօն, սէգ, ամբարտաւան, յանձնապաստան:

Supercíliously սիուփըրսիլիըսլի մ. Բարձրայօնութեամբ, ամբարտաւանս, գոռոզաբար:

Supercíliousness սիուփըրսիլիըսնէս գ. Բարձրայօնութիւն, ամբարտաւանութի, գոռոզութիւն:

Superconcéption սիուփըրքօնսէփշըն գ. Կրկին յղութիւն, դարձեալ յղանումն:

Supercónsequence սիուփէրքօ'նսիքուէնս գ. Մակհետեւանք:

Supercréscence սիուփէրքրէ'սսէնս գ. Մակաճումն, առաւելութիւն:

Superéminence, Superéminency սիուփէրէ'մինէնս, սիուփէրէ'մինէնսի գ. Գերակայութիւն, առաւելութիւն, գերազանցութիւն:

Superéminent սիուփէրէ'մինէնթ ած. Գերակայ, գերագոյն, գերազանց, առաւելեալ յոյժ:

Superéminently սիուփէրէ'մինէնթլի մ. Գերազանց առաւելութեամբ, բարձրագոյնս:

To Superérogate սիուփէրէ'րօկէյթ բ, ն. Առաւելուլ քան զարժանն, անցանել քան զչափն, անցուցանել:

Supererogátion սիուփէրէրօկէ'յշըն գ. Առաւելութիւն, չափազանցութիւն, առաւելազանցութիւն:

Snperérogatory սիուփէրէ'րօկէթըրի ած. Առաւելազանց, անչափ, առաւել քան զարժանն:

Superexaltátion սիուփէրէկսօլթէ'յշըն գ. Գերամբարձութիւն, գեր 'ի վերոյ առաւելութիւն:

Superéxcellent սիուփէրէ'կսէլլէնթ ած. Գերամբարձ, բարձրագոյն յոյժ:

Superexcréscence սիուփէրէկսքրէ'սսէնս գ. Աւելորդ կամ յաւելեալ աճեցեալ միս:

To Superfétate սիուփէրֆի'թէյթ բ, չ. Կրկին սաղմն առնուլ, դարձեալ յղանալ:

Superfetátion սիուփէրֆիթէ'յշըն գ. Կրկին յղութիւն կամ սաղմնառութիւն:

Súperfice սիու'փէրֆիս գ. Մակերեւոյթ, մակերեւութիւն, երես:

Superfícial սիուփէրֆի'շըլ ած. Մակերեւութական, արտաքին. 'ի վերին երեսս, վերերեւոյթ, պատրուակեալ. թեթեւ, անկատար, թերակատար:

Superficiálity սիուփէրֆիշիէ'լիթի գ. Մակերեւոյթ, երեւոյթ:

Superfícially սիուփէրֆի'շըլլի մ. Ի վերին երեսս, առ արտաքս. հարեւանցի, թերի, անկատար:

Superfícialness սիուփէրֆի'շըլնէս գ. Մակերեւումն. արտաքին երեւոյթ, ցոյցք սնոտի:

Superfícies սիուփէրֆի'շիզ գ. Մակերեւոյթ, մակերեւութիւն, երես:

Superfíne սիուփէրֆա'յն ած. Ընտիր յոյժ, ընտրելագոյն, կարի ազնիւ կամ պատուական, ազնուագոյն:

Superflúence սիուփէրֆլիու'էնս գ. Զեղումն յորդառատ, առատութիւն:

Superflúitance սիուփէրֆլիու'իթէնս գ. Ծփումն 'ի վերայ, փրփուր:

Superflúitant սիուփէրֆլիու'իթէնթ ած. Որ ծփի 'ի վերայ, փրփրեալ, ծփեալ:

Superflúity սիուփէրֆլիու'իթի գ. Աւելորդութիւն, առաւելութիւն, յորդումն:

Supérfluous սիուփէ'րֆլիուըս ած. Աւելորդ, առաւել, անչափ, անպէտ:

Supérfluousness սիուփէ'րֆլիուըսնէս գ. Աւելորդութիւն, առաւելութիւն:

Súperflux սիու'փէրֆլըքս գ. Աւելորդ, առաւել, յորդութիւն, առաւելութիւն:

Superhúman սիուփէրհիու'մէն ած. Գեր 'ի վերոյ քան զբնութիւն կամ զկար մարդկային, չնաշխարհիկ, գերաշխարհիկ, երկնային:

Superimpregnátion սիուփէրիմփրէկնէ'յշըն գ. Կրկին յղութիւն կամ սաղմնառութիւն:

Superincúmbent սիուփէրինքը'մպէնթ ած. Բազմեալ 'ի վերայ, վերակայ, վերանստեալ:

To Superindúce սիուփէրինտիու'ս բ, ն. Ածել 'ի վերայ, յաւելուլ. մուծանել 'ի ներքս, բերել:

Superindúction սիուփէրինտը'քշըն գ. Ածումն 'ի վերայ, յաւելումն, մակածումն:

Superinjéction սիուփէրինճէ'քշըն գ. Արկանելն 'ի վերայ:

Superinstitútion սիուփէրինսթիթիու'շըն գ. Կրկին կարգումն, վերստին սահմանելն:

To Superintend սիուփէրինթէ'նտ բ, ն. Լինել ոստիկան կամ վերակացու, խնամակալել:

Superinténdence, Superinténdency սիուփէրինթէ'նտէնս, սիուփէրինթէ'նտէնսի գ. Ոստիկանութիւն, վերակացութիւն, խնամակալութիւն:

Superinténdent սիուփէրինթէ'նտէնթ գ. Ոստիկան, վերակացու, տեսուչ, խնամակալ:

Superiórity սիուփիրիօ'րիթի գ. Առաջնորդութիւն, գլխաւորութիւն, գերակայութիւն, առաւելութիւն:

Supériour սիուփի'րիըր ած. Վեհագոյն, գերագոյն, բարձրագոյն, առաջին, գլխաւոր. վերին, բարձր. գեր 'ի վերոյ, ազատ, յաղթող, անյաղթելի:

Supériour, գ. Առաջնորդ, մեծաւոր, գլխաւոր, գլուխ:

Superlátion սիուփէրլէ'յշըն գ. Գերակայութիւն, առաւելութիւն, աւելազանցութիւն:

Supérlative սիուփէ'րլէթիվ ած. Գերադրական. գերագոյն, գերակայ, գերազանց, վերին, բարձրագոյն, մեծ յոյժ:

Supérlatively սիուփէ'րլէթիվլի մ. Իբրեւ զգերադրական. գեր 'ի վերոյ, կարի, մեծապէս, յանչափս:

Supérlativeness սիուփէ'րլէթիվնէս գ. Լինելն գերադրական կամ գերագոյն, անչափ առաւելութիւն, գերազանցութիւն:

Superlúnar սիուփէրլիու'նըր ած. Գեր 'ի

վերոյ քան զլուսինն, վերին, երկնային, վերնական, բարձրային։

Supérnal սիու–փէրնէլ ած. Վերին, վերնական. երկնային, աստուածային, գերագոյն։

Supernátant սիու–փէրնէյթէնթ ած. Որ լուղայ յերեսս։

Supernatátion սիու–փէրնէթէյշըն գ. Լուղալն յերեսս։

Supernátural սիու–փէրնէչիուրէլ ած. Գերբնական, գերագոյն, աստուածային։

Supernáturally սիու–փէրնէչիուրէլլի մ. Գերբնապէս, գերբնաբար։

Supernúmerary սիու–փէրնիու–մէրէրի ած. Աւաւելեալ քան զթիւն, աւելորդ, աւելի։

Súperplant սիու–փէրփլէնթ գ. Բոյս աճեցեալ 'ի վերայ այլոյ բուսոյ։

To Superpónderate սիու–փէրփօնտէրէյթ բ., ն. Աւաւելուլ, ծանրակշիռ լինել։

Superpropórtion սիու–փէրփրօփօրշըն գ. Աւաւելութիւն համեմատութեան։

Superpurgátion սիու–փէրփըրկէյշըն գ. Աւաւելութիւն մաքրութեան, աւելորդ մաքրութիւն։

Superrefléxion սիու–փէրրիֆլէքշըն գ. Կրկին անդրադարձութիւն կամ ցոլացումն։

Supersáliency սիու–փէրսէյլիէնսի գ. Ոստումն կամ ելք 'ի վերայ։

To Superscríbe սիու–փէրսքրայպ բ., ն. Մակագրել, գրել 'ի վերայ։

Superscríption սիու–փէրսքրիփշըն գ. Մակագրութի, մակագիր. հասցէ նամակաց։

To Supersède սիու–փէրսիյտ բ., ն. Խափանեցուցանել, բառնալ, 'ի գերև հանել, ոչնչացուցանել։

Supersédeas սիու–փէրսիյտիէս գ. Պատուէր կամ զգուշութիւն ինչ դատաւորական։

Superséviceable սիու–փէրսէրվիսէպլ ած. Ուռճացեալ, աւելորդ, աւելի, անպիտան։

Superstítion սիու–փէրսթիշըն գ. Աւելորդապաշտութիւն. սնոտի պաշտամունք, ինքնակամ կրօնք. կախարդանք. խիղճ, անչափ զգուշաւորութիւն։

Superstítious սիու–փէրսթիշըս ած. Սնոտիապաշտ, աւելորդապաշտ, սնոտի, ինքնակամ. կարի խիղճ զգուշաւոր, անչափ։

Superstítiously սիու–փէրսթիշըսլի մ. Աւելորդապաշտութեամբ, ինքնակամ կրօնիւք. անչափ զգուշութեամբ։

To Superstráin սիու–փէրսթրէյն բ., ն. Կարի խիստ սեղմել կամ պնդել։

To Superstrúct սիու–փէրսթրըքթ բ., ն. Կառուցանել, կանգնել 'ի վերայ։

Superstrúction սիու–փէրսթրըքշըն գ. Շինուած կամ կանգնումն 'ի վերայ։

Superstrúctive սիու–փէրսթրըքթիվ ած. Շինեալ կամ հաստատեալ 'ի վերայ։

Superstrúcture սիու–փէրսթրըքչիուր գ. Շինուած կամ կառուցումն 'ի վերայ։

Supersubstántial սիու–փէրսըպսթէնշէլ ած. Աւաւել քան զգոյացական, հանապազորդ (հաց)։

Supervacáneous սիու–փէրվէքէյնիըս ած. Աւելորդ, անպիտան, անօգուտ, վայրապար, վարկպարազի։

Supervacáneously սիու–փէրվէքէյնիըսլի մ. Յունմպէտս, յանօգուտս, վայրապար։

Supervacáneousness սիու–փէրվէքէյնիըսնէս գ. Աւելորդութիւն, անպիտանութի։

To Supervéne սիու–փէրվիյն բ., չ. Գալ կամ հասանել 'ի վերայ, յաւելեալ լինել։

Supervénient սիու–փէրվիյնիէնթ ած. Եկեալ կամ հասեալ 'ի վերայ, յաւելեալ, մակեղուտ։

Supervéntion սիու–փէրվէնշըն գ. Գալուստ կամ ժամանումն 'ի վերայ, յաւելուած։

To Supervíse սիու–փէրվայզ բ., ն. Տեսուչ կամ վերակացու լինել, քննել, դիտել։

Supervísor սիու–փէրվայզըր գ. Տեսուչ, քննիչ, ոստիկան, վերակացու, խնամակալու։

To Supervíve սիու–փէրվայվ բ., չ. Կեալ առաւել քան զոք, յերկարել 'ի կեանս։

Supinátion սիու–փինէյշըն գ. Անկումն յորսայս կամ 'ի վերայ թիկանց։

Supíne սիու–փայն ած. Անկեալ 'ի վերայ թիկանց, յորսայս. արեգդէմ կամ արեւահայեաց (լեառն). անփոյթ, հեղգ, ալերգ, վատ։

Súpine, գ. Դերբայ, բայանուն։

Supínely սիու–փայնլի մ. Յորսայս. յանհոգս։

Supíneness սիու–փայննէս գ. Անկումն յորսայս. հեղգութիւն, ալերգութիւն։

Supínity սիու–փինիթի գ. Անկումն յորսայս. անհոգութիւն, ալերգութիւն։

Suppedáneous սըփփիտէյնիըս ած. Եդեալ 'ի ներքոյ ոտից, պատուանդանի։

Súpper սըփփըր գ. Ընթրիք, ճաշ երեկոյին։

Súpperless սըփփըրլէս ած. Անընթրիք։

To Supplánt սըփփլէնթ բ., ն. Գլթեցուցանել, վրիպեցուցանել, խաբել, դնել դայթակղութիւն։

Supplánter սըփփլէնթըր գ. Գլթեցուցիչ, խաբող։

Súpple սըփփըլ ած. Կակուղ, դիւրակոր, փափուկ. դիւրանուաց, հլու, հեզ. քաղցր, ամոք, ամոքարար։

To Súpple, բ., ն. Կակղել, փափկացուցանել. ամոքել, հնազանդեցուցանել, նուաճել։

To Súpple, բ, չ. Կակղանալ, դիւրաթեք լինել:

Súpplement «սը՛փփլիմէնթ» գ. Յաւելուած, առաւելութիւն, լրութիւն, լրումն:

Suppleméntal, Suppleméntary «սըփփլիմէ՛նթըլ, սըփփլիմէ՛նթըրի» ած. Յաւելուածոյ, լցուցիչ, որ լնու զպակասութիւնն:

Súppleness «սը՛փփըլնէս» գ. Կակղութիւն, փափկութիւն, դիւրաթեքութիւն, դիւրութիւն. հնազանդութիւն, հլութիւն, քաղցրութիւն:

Súppletory «սը՛փփլիթըրի» ած. Լցուցիչ, որ լնու զպակասութիւնն:

Súppletory, գ. Լցուցիչ, լրումն:

Súppliant «սը՛փփլիէնթ» ած. Աղաչող, աղաչաւոր, խոնարհ, յողոք անկեալ:

Súppliant, գ. Աղաչող, պաղատող, աղերսարկու:

Súpplicant «սը՛փփլիքէնթ» գ. Աղաչող, պաղատող, աղերսարկու:

To Súpplicate «սը՛փփլիքէյթ» բ, չ. Աղերսել, պաղատիլ, աղերս արկանել:

Supplicátion «սըփփլիքէ՛յշըն» գ. Աղերս, պաղատանք, խնդրուածք, մաղթանք:

Supply′ «սըփփլա՛յ» գ. Լրումն, օգնութիւն, նպաստ:

To Supply′, բ, ն. Լնուլ զթերին կամ զպակասութիւն. լնուլ, լցուցանել. տալ, մատուցանել, ընձեռել. լնուլ զտեղին, կատարել. յաւելուլ. օգնել, ձեռնտու լինել, մատակարարել, զարդարել:

Suppórt «սըփփօ՛րթ» գ. Նեցուկ, ամրութիւն, հաստատութիւն, զօրավիգն, քաջալերութիւն, զարման, պէտք. նպաստ, օգնութիւն. լրումն:

To Suppórt, բ, ն. Կրել, բառնալ, ունել 'ի վերայ իւր. հանդուրժել, տանել, համբերել. օգնել, քաջալերել, զօրացուցանել, սրտապնդել:

Suppórtable «սըփփօ՛րթէպըլ» ած. Տանելի, հանդուրժելի:

Suppórtableness «սըփփօ՛րթէպըլնէս» գ. Լինելն տանելի կամ հանդուրժելի:

Suppórtance, Supportátion «սըփփօ՛րթէնս», «սըփփօրթէ՛յշըն» գ. Փոյթ, կողդորումն, զարման, նպաստ, հաստատութիւն:

Suppórter «սըփփօ՛րթըր» գ. Կրող, տանող, որ բառնայ. նեցուկ, հաստատութիւն, ամրութիւն, զօրավիգն. քաջալեր. պաշտպան, ջատագով, ձեռնտու, օգնական:

Suppósable «սըփփօ՛զէպըլ» ած. Ենթադրելի, կարծելի:

Suppósal «սըփփօ՛զըլ» գ. Ենթադրութիւն, կարծիք, միտք:

Suppóse «սըփփօ՛զ» գ. Ենթադրութիւն, կարծիք:

To Suppóse, բ, ն. Ենթադրել, դնել, համարել, կարծել. փոխանակել, դնել 'ի տեղի այլոյ:

Suppóser «սըփփօ՛զըր» գ. Որ ենթադրէ կամ փոխանակէ:

Supposítion «սըփփօզի՛շըն» գ. Ենթադրութիւն, կարծիք:

Supposititious «սըփփօզիթի՛շըս» ած. Կարծեցեալ, եդեալ 'ի տեղի այլոյ, խորթ, անհարազատ. ենթադրեալ, սուտ, ստայօդ, մտացածին, հնարեալ:

Suppositítiousness «սըփփօզիթի՛շըսնէս» գ. Անհարազատութիւն, ստութիւն:

Suppósitively «սըփփօ՛զիթիվլի» մ. Ենթադրաբար, կարծեօք, 'ի կարծ:

Suppósitory «սըփփօ՛զիթըրի» գ. Սրբանադեղ (տճ. շաֆ):

To Suppréss «սըփփրէ՛ս» բ, ն. Ճնշել, նուաճել, բառնալ, խափանել, արգելուլ, ցրել. լռել, ծածկել, թագուցանել, անհետ առնել. ունել:

Suppréssion «սըփփրէ՛շըն» գ. Ճնշումն, նուաճումն. բարձումն, խափանումն, արգելումն:

Suppréssor «սըփփրէ՛սըր» գ. Նուաճող, բարձող, խափանիչ:

To Súppurate «սը՛փփիուրէյթ» բ, չ. Խղխայթիլ պալարին, շարաւանալ:

Suppurátion «սըփփիուրէ՛յշըն» գ. Խղխայթումն, հասունութիւն պալարին. խըղխայթ, պալար, թարախ:

Súppurative «սը՛փփիուրէթիվ» ած. Խղխայթիչ, շարաւացուցիչ:

Supputátion «սըփփիութէ՛յշըն» գ. Հաշիւ, համար:

To Suppúte «սըփփիու՛թ» բ, ն. Հաշիւ առնել, գումարել զթիւս, հաշուել:

Suprémacy «սիուփրէ՛մէսի» գ. Գլխաւորութիւն, գերագոյն իշխանութիւն, բարձրագոյն պատիւ:

Supréme «սիուփրի՛մ» ած. Գերագոյն, գերակայ, ծայրագոյն, բարձրագոյն, վերին, վեհագոյն:

Suprémely «սիուփրի՛մլի» մ. Մեծապէս, յոյժ, կարի իմն:

Súral «սիու՛րըլ» ած. Թմբի սրունից:

To Surbáte «սըրպէ՛յթ» բ, ն. Խոնջեցուցանել, վաստակաբեկ առնել:

Surceáse «սըրսի՛ս» գ. Դադարումն, խափանումն, վախճան:

To Surceáse, բ, ն. Դադարեցուցանել, խափանել, վախճանել:

To Surceáse, բ, չ. Դադարիլ, վախճան առնուլ, թողուլ, 'ի բաց կալ:

Surchárge «սըրչա՛րճ» գ. Բեռն ծանր, ծանրաբեռնութիւն, ծանրութիւն, առաւելութիւն:

To Surchárge, բ, ն. Ծանրաբեռնել, բեռնաւորել, ծանրացուցանել։

Surchárger *սըրչա՛րճըր* գ. Որ կարի կամ բեռնաւորէ կամ ընէ։

Surcíngle *սըրսի՛նկըլ* գ. Կապ, փոկ, գօտի, կամար։

Súrcle *սը՛րքըլ* գ. Բոլորշ, ընձիւղ, ոստիկ, շառաւիղ, ոստոյն։

Súrcoat *սը՛րքօթ* գ. Պրատ, կրկնոց, մեկնոց։

Surd *սըրտ* ած. Խուլ. անլուր. անձայն։

Súrdity *սը՛րտիթի* գ. Խլութիւն։

Sure *շիւր* ած. Ստոյգ, անշուշտ, աներկբայ. հաւատալի, վստահ, ապահով, աներկեան, անկասկած, աներկիւղ, անվրդովանգ, հաստատուն։ To be —, անշուշտ, յիրաւի, հաւաստեաւ, ստուգիւ։

Sure, մ. Յիրաւի, արդարև, հաւաստեաւ, ստուգիւ։

Surefóoted *շիւրֆո՛ւթէտ* ած. Հաստատաքայլ, քաջոտն, անսայթաք։

Súrely *շիւ՛րլի* մ. Անշուշտ, աներկբայաբար, արդարև, յիրաւի. անքոյթ, յապահովի, հաստատութեամբ։

Súreness *շիւ՛րնէս* գ. Ստուգութիւն, հաւաստութիւն, ապահովութիւն։

Súretiship *շիւ՛րթիշիփ* գ. Երաշխաւորութիւն։

Súrety *շիւ՛րթի* գ. Ստուգութիւն, հաւաստութիւն, Ճշմարտութիւն. աներկեանութիւն, հաստատութիւն. ապահովութիւն, վստահութիւն, ապաւինութիւն, համարձակութիւն, քաջալերութիւն. երաշխաւորութիւն. երաշխաւոր, պարտական վասն այլոյ։

Súrface *սը՛րֆէս* գ. Մակերևոյթ, երես։

Súrfeit *սը՛րֆիթ* գ. Ձեղխութիւն, շուայտութիւն. զղուանք, յափրացումն։

To Súrfeit, բ, ն. Յափրացուցանել։

To Súrfeit, բ, չ. Ձեղխել, շուայտել, յափրանալ։

Súrfeiter *սը՛րֆիթըր* գ. Ձեղխ 'ի կերակուրս և յըմպելիս, շուայտեալ, որկորամոլ։

Súrfeitwater *սը՛րֆիթուօթըր* գ. Ջուր ինչ օգտակար անմարսողութեան կամ յափրանաց։

Surge *սըրճ* գ. Ալիք, կոհակ, մկանունք ծովու։

To Surge, բ, չ. Կոհականալ, ուռնուլ, բարձրանալ (ալեաց)։

Súrgeon *սը՛րճըն* գ. Վիրաբոյժ, վիրահատ։

Súrgeonry, Súrgery *սը՛րճընրի*, *սը՛րճըրի* գ. Վիրաբուժութիւն, վիրաբուժական արհեստ։

Súrgy *սը՛րճի* ած. Կոհակացեալ, ուռուցեալ, ալեաւինչ, բարկացայտ։

Súrlily *սը՛րլիլի* մ. Ժանտութեամբ, բըրտաբար, զայրագին, խոժոռ դիմօք։

Súrliness *սը՛րլինէս* գ. Ժանտութիւն, դժկամակութիւն, դեգութիւն։

Súrling *սը՛րլին* գ. Ժանտ, դեգ, խոժոռ դիմօք։

Súrly *սը՛րլի* ած. Ժանտ, ապառում, խոժոռ, դեգ, դժկամակ, բիրտ, դժուարահաճ, զայրագին։

Surmíse *սըրմա՛յզ* գ. Կարծիք, միտք, խորհուրդ, կասկած։

To Surmíse, բ, ն. Կարծել, համարել, դնել 'ի մտի, կասկածել, խիթալ։

To Surmóunt *սըրմա՛ունթ* բ, ն. Ելանել 'ի վեր, գեր 'ի վերոյ ամբառնալ. յաղթել, անցանել, նուաճել. գերազանցել, առաւելուլ, զանցանել։

Surmóuntable *սըրմա՛ունթէպըլ* ած. Յաղթելի, նուաճելի։

Surmóunter *սըրմա՛ունթըր* գ. Յաղթող, որ գերազանցէ։

Surmúllet *սըրմը՛լլէթ* գ. Մօրուաձուկն (տՃ. պարպունեա)։

Súrname *սը՛րնէյմ* գ. Մականուն, անուն տան կամ ազգատոհմի. մակադրական անուն։

To Súrname, բ, ն. Մականուանել, կոչել մակադրական անուամբ։

To Surpáss *սըրփէ՛ս* բ, ն. Անցանել, զանցանել, գերազանցել, յաղթել, առաւելուլ։

Surpássable *սըրփէ՛սէպըլ* ած. Որում մարթ է յաղթել կամ գեր 'ի վերոյ լինել։

Surpássing *սըրփէ՛սին* ած. Գերազանց, անհամեմատ, պանծալի։

Súrplice *սը՛րփլիս* գ. Կտաւի շապիկ եկեղեցականաց։

Súrplus, Súrplusage *սը՛րփլըս*, *սը՛րփլըսէճ* գ. Աւելի, աւելորդ, մնացորդ, մնացուած։

Surprísal, Surpríse *սըրփրա՛յզըլ*, *սըրփրա՛յզ* գ. Յանկարծահաս գալուստ կամ դէպք, յանկարծ ըմբռնումն. պատրանք. ապշութիւն, հիացումն, զարմանք։

To Surpríse *սըրփրա՛յզ* բ, ն. Յանկարծ գտանել կամ հասանել 'ի վերայ, ըմբռնել յանպատրաստից. խաբել, պատրել. պատել, պաշարել 'ի զարմացումն ածել, ապշեցուցանել։

Surprísing *սըրփրա՛յզին* ած. Սքանչելի, զարմանալի, նորահրաշ։

Surprísingly *սըրփրա՛յզինլի* մ. Ի զարմացումն ամենեցուն, կարի կամ, յոյժ յոյժ։

Surrénder, Surréndry *սըրրէ՛նտըր*, *սըրրէ՛նտրի* գ. Զիջումն, տուչութիւն, անձնատուութիւն, կամաւոր մատնութիւն։

To Surrénder, բ, ն. Յանձնել, տալ 'ի ձեռս, մատնել։

To Surrénder, բ. չ. Զիջանիլ, անձնատուր լինել:

Surréption սըրրէփշըն գ. Յանկարծահաս գալուստ կամ ըմբռնումն, պատրանք, գողութիւն:

Surreptítious սըրրէփթիշըս ած. Գաղտագողի, խաբանօք առացեալ կամ 'ի ներքս մուծեալ:

Surreptítiously սըրրէփթիշըսլի մ. Գաղտագողի, խաբանօք, պատրանօք:

Súrrogate սըրրօկէյթ գ. Փոխանորդ, տեղակալ:

To Súrrogate, բ. ն. Փոխանակել զոք 'ի տեղի ուրուք, կացուցանել փոխանակ:

Surrogátion սըրրօկէյշըն գ. Փոխանակումն:

To Surróund սըրրաունտ բ. ն. Պատել, շուրջ պատել, պաշարել, պարփակել:

Surtoút սըրթութ գ. Կրկնոց, մեկնոց, վերարկու:

To Survéne սըրվին բ. ն. Հասանել 'ի վերայ, յաւելեալ լինել, յարիլ:

Survéy սըրվէյ գ. Հայեցուած, տեսութիւն, զննութիւն, դիտողութիւն. քննութիւն, չափումն:

To Survéy, բ. ն. Հայել, նայել, դիտել, զննել, քննել, չափել:

Survéyor սըրվէյըր գ. Տեսուչ, ոստիկան, քննիչ. չափող, որ լարաբաժին առնէ:

Survéyorship սըրվէյըրշիփ գ. Տեսչութիւն, ոստիկանութիւն:

To Surviéw սըրվիու բ. ն. Դիտել, զննել, նայել:

To Survíve սըրվայվ բ. ն. և չ. Ապրիլ կամ կեալ առաւել քան զոք. կենդանի մնալ զկնի մահուան ուրուք, յերկարել 'ի կեանս:

Survívor սըրվայվըր գ. Կենդանի մնացեալ, յերկարեալ 'ի կեանս քան զոք, յետնորդ:

Susceptibílity սըսսէփթիպիլիթի գ. Ընդունակութիւն:

Suscéptible սըսսէփթիպլ ած. Ընդունակ, ընդունական:

Suscéption սըսսէփշըն գ. Ընդունելութիւն, յանձնառութիւն:

Suscéptive սըսսէփթիվ ած. Ընդունակ, ընդունական, ընկալուչ:

Suscípiency սըսսիփիէնսի գ. Ընդունելութիւն, յանձնառութիւն:

Suscípient սըսսիփիէնթ գ. Ընդունող, ընկալուչ:

To Súscitate սըսսիթէյթ բ. ն. Յարուցանել, զարթուցանել, հանել, գրգռել:

Suscitátion սըսսիթէյշըն գ. Գրգռումն:

Suspéct սըսփէքթ գ. Կասկած, երկբայութիւն:

Suspéct, ած. Կասկածաւոր, կասկածելի:

To Suspéct, բ. ն. և չ. Կասկածել, խիթալ. երկբայիլ, տարակուսիլ:

To Suspénd սըսփէնտ բ. ն. Կախել, ունել 'ի կախ. 'ի կախ թողուլ, երկարել, յապաղել, յամեցուցանել. արգելուլ, խափանել. 'ի վարանս արկանել:

Suspénse սըսփէնս գ. Վարանք, երկբայութիւն. յապաղանք, յամեցումն: In —, 'ի կախ. 'ի կարծ, յերկբայս, 'ի վարանս:

Suspénse, ած. Թողեալ 'ի կախ, յերկբայս:

Suspénsion սըսփէնշըն գ. Կախումն, յապաղումն, յամեցումն. վարանք, երկբայութիւն. արգել, խափանումն, դադարումն. կախումն (պատիժ եկեղեցական):

Suspénsory սըսփէնսըրի ած. Որ 'ի կախ ունի:

Suspícion սըսփիշըն գ. Կասկած, երկբայութիւն, խէթ:

Suspícious սըսփիշըս ած. Կասկածաւոր, կասկածոտ. կասկածելի, կեղակարծ, խիթալի:

Suspíciously սըսփիշըսլի մ. Կասկածանօք. 'ի կարծ, կարծ 'ի կարծ:

Suspíciousness սըսփիշըսնէս գ. Կասկածաւորութիւն, նախանձ:

Suspirátion սըսփիրէյշըն գ. Հառաչանք, հեծութիւն:

To Suspíre սըսփայր բ. չ. Հառաչել, հեծել, յոգւոց հանել:

To Sustáin սըսթէյն բ. ն. Ունել, կրել, տանել, բերել, բառնալ, 'ի վեր ամբառնալ. քաջալերել, խրախուսել. պահել, պահպանել, զարմանել, սնուցանել. օգնել, ձեռնտու լինել, օժանդակել, պաշտպանել. համբերել, ժուժել, հանդուրժել. զդէմ ունել, ընդդէմ կալ, տևել:

Sustáinable սըսթէյնէպլ ած. Զոր մարթ է ունել կամ պաշտպանել:

Sustáiner սըսթէյնըր գ. Տանող, կրող. պաշտպան. համբերող:

Sústenance սըսթինէնս գ. Սնունդ, զարման կենաց, պէտք:

Sustentátion սըսթէնթէյշըն գ. Նեցուկ, հաստատութիւն. սնունդ, զարման կենաց, պէտք:

Susurrátion սիուսըրրէյշըն գ. Ճշնջիւն, քրթմնջիւն, հծծումն:

Sútler սըթլըր գ. Նպարավաճառ 'ի բանակի:

Súture սիութիուր գ. Կար, կարան (վիրաց). յօդուած, խառնուած յօդից:

Swab սուօպ գ. Աւել ինչ:

To Swab, բ. ն. Աւել ածել, մաքրել:

Swábber սուօպպըր գ. Աւելածու 'ի նաւի:

Swáddle սուօ́տտըլ գ. Երիզ, պատատանք, ծածկոյթ:

To Swáddle, բ, ն. Պատել 'ի խանձարուրս, խանձարրապատել, երիզապնդել, պատել. գան հարկանել, ծեծել (ասի ընդ կատակս):

Swáddlingband, Swáddlingcloth, Swáddlingclout սուօ́տլինկպէնտ, սուօ́տլինկքլօթհ, սուօ́տլինկքլաուտ գ. Խանձարուրք:

To Swag սուէկ բ, չ. Հակել, խոնարհիլ 'ի վայր, կախիլ:

To Swage սուէյճ բ, ն. Դիւրել, բառնալ, թեթևացուցանել, սփոփել, ամոքել:

To Swágger սուէ́կկըր բ, չ. Խրոխտալ, յոխորտալ, մեծաբանել, պանծալ:

Swággerer սուէ́կկըրըր գ. Խրոխտապանծ, մեծաբան, խրոխտ:

Swággy սուէ́կկի ած. Կախեալ 'ի վայր առ ծանրութեան:

Swain սուէյն գ. Մանուկ, պատանի. մանուկ կամ ծառայ գիւղական. հովիւ մանկահասակ: [սպասել:

To Swale սուէյլ բ, ն. Հանել, լուծանել,

Swállow սուօ́լլօ գ. Ծիծառն:

Swállow, գ. Որկոր, որկորուստ, որկորամոլութիւն:

To Swállow, բ, ն. Կլանել. ընդունել առանց քննելոյ. անձին զրաւել կամ սեպհականել. ընկլմել, խորասոյզ առնել. ունել, զրաւել. ուտել, մաշել, վատնել, կորուսանել:

Swam սուէմ. Կատարեալ ժամանակ to Swim բայի: [բառ:

Swamp սուօմփ գ. Ճախին, աղախեր, մօ-

Swámpy սուօ́մփի ած. Ճախճախուտ, ճախնային:

Swan սուօն գ. Կարապ, պոր: – -skin, աղէ լինչ առուոյ: [կոյն:

Swap սուօփ մ. Շտապաւ, հապճեպ, խ-

To Swap, բ, ն. Փոփոխել, փոխանակել:

Sward սուօրտ գ. Մորթ խոզի. մակերևոյթ կամ երես երկրի, գետին:

Sware սուէյր. Կատարեալ ժամանակ to Swear բայի:

Swarm սուօրմ գ. Պար կամ գունդ մեղուաց. խումբ, գունդ, ամբոխ:

To Swarm, բ, չ. Պար գործել մեղուաց. խմբիլ, խռնիլ, կուտիլ. վխտալ, յորդել, լի լինել, առատանալ, բազմանալ:

Swart, Swarth սուօրթ, սուօրթհ ած. Սևաւ, թուխ, սևաթոյր, սևամորթ. տրխուր, չարագուշակ, ձախող:

To Swart, բ, ն. Սևացուցանել, 'ի թուխս համակել:

Swárthily սուօ́րթհիլի մ. Սևութեամբ, 'ի թուխս:

Swárthiness սուօ́րթհինէս գ. Սևութիւն, թխութիւն:

Swárthy սուօ́րթհի ած. Սևաւ, թուխ, սևաթոյր, սևամորթ:

Swash սուօշ գ. Մեծաբանութիւն:

Swash, ած. Դիւրդ, փափկիկ, քնքուշ: – -buckler, պարծուկ, մեծաբան:

Swásher սուօ́շըր գ. Խրոխտապանծ, մեծաբան:

Swath սուօ́թհ գ. Խուրձ, արցակ. շար, կարգ. երիզ, փաթեթ, խանձարուրք:

To Swathe սուէյթհ բ, ն. Պատել 'ի խանձարուրս, պատել, փաթութել, երիզապնդել:

Sway սուէ գ. Ճօճումն. ծանրութիւն, հակումն. իշխանութիւն, տէրութի, ուղղութիւն, առաջնորդութիւն, իշխողուն:

To Sway, բ, ն. Թեքել, կորացուցանել, ճօճել. շրջել, դարձուցանել, խոտորեցուցանել. տիրել, իշխել, հրամանատար լինել, ուղղել:

To Sway, բ, չ. Հակիլ, ծանրանալ, իջանել. իշխիլ, լինել ընդ իշխանութեամբ:

To Swear սուէյր բ, չ. Երդնուլ. երդմամբ խոստանալ կամ հաստատել. երդնուլ վայրապար, հայհոյել:

To Swear, բ, ն. Երդմնեցուցանել. երդնուլ. հայհոյել:

Swéarer սուէ́յրըր գ. Որ երդնու վայրապար, հայհոյիչ:

Sweat սուէթ գ. Քիրտն. քրտնաջան վաստակ, աշխատութիւն. գոլորշի, շոգի, արտաշնչութիւն:

To Sweat, բ, չ. Քրտնիլ, 'ի քիրտն հարկանիլ. քրտնավաստակ լինել, աշխատիլ. շոգիանալ, արտաշնչել:

To Sweat, բ, ն. Քրտունս հանել, հանել, ծորեցուցանել. քրտնեցուցանել:

Swéater սուէ́թըր գ. Քրտնող կամ քրտնեցուցիչ:

Swéaty սուէ́թի ած. Քրտնալից, համակեալ 'ի քրտունս. քրտնահոսան. քրտնաջան, տաժանելի, բազմաշխատ:

Sweep սուիփ գ. Աւելածութիւն. ընթացք շարժման, շարժումն, հասանք. աւեր, եղծումն, ապականումն, գերփումն:

To Sweep, բ, ն. Աւել ածել, մաքրել, սրբել. առեալ տանիլ, բառնալ, ջնջել, քերել. հարկանել կնանդոցաւ:

To Sweep, բ, չ. Անցանել, խաղալ, ելանել, հոսել. ճեմել, սլանալ:

Sweéper սուի́փըր գ. Աւելածու:

Sweéping սուի́փինկ գ. Աւելածութիւն: – s, աւելածք, աղբեք:

Sweépnet սուի́փնէթ գ. Ուռկան կամ ցանց ձկնորսաց:

Sweépstake սուի՛փսթէյք գ. Որ ամենեցուն յաղթէ 'ի խաղի:

Sweépy սուի՛փի ած. Որ շտապաւ կամ ուժգին անցանէ, բուռն:

Sweet սուի՛թ ած. Քաղցր, անոյշ, անուշակ, քաղցրահոտ. անուշահամ, քաղցրաճաշակ, քաղցր 'ի քիմս. քաղցրալուր, քաղցրաբարբառ, քաղցր 'ի լսելիս. հաճոյ աչաց հայելոյ, գեղեցիկ 'ի տեսանել. հաճոյական, բերկրական, զուարճալի. քաղցր, հեզահամբոյր, քաղցրաբարոյ, սիրելի. թարմ, փափուկ, կակուղ:

Sweet, գ. Քաղցրութիւն, անուշութի. հաճութիւն, զուարճութիւն, բերկրութիւն. սիրելիդ իմ. հոտ անոյշ, բուրումն անուշից, անուշահոտութիւն: – -almond, քաղցր նուշ: – -bread, մասն որթու: – -brier, վարդ վայրի անուշաբոյր: – -flag, կնիւն հոտանոյշ: – -heart, սիրող, սարփածու: – -meat, շաքարեղէնք, քաղցրաւենիք, բանդակ: – -toothed, փափկակեր, ցանկացող անուշահամ կերակրոց: – -william, ծաղախոտ, շահոքրամ: – -willow, ազգ ուռի:

To Sweéten սուի՛թըն բ, ն. Քաղցրացուցանել, անուշել. մեղմել, ցածուցանել, ամոքել. սեթեւեթել, պատրուակել. հաճոյ կամ քաղցր ընծայել. կակղել, փափկացուցանել:

To Sweéten, բ, չ. Քաղցրանալ:

Sweétener սուի՛թնըր գ. Քաղցրացուցիչ, մեղմացուցիչ, ամոքիչ, անուշարար:

Sweéting սուի՛թինկ գ. Խնձոր ինչ քաղցրահամ. սիրելի անձին:

Sweétish սուի՛թիշ ած. Քաղցրիկ, անուշակ, սակաւ մի քաղցր:

Sweétly սուի՛թլի մ. Քաղցրութեամբ, մեղմով:

Sweétness սուի՛թնէս գ. Քաղցրութիւն, անուշութիւն. քաղցրաձայնութիւն. անուշահոտութիւն. համեղութիւն. փափկութիւն. բերկրութիւն, զուարճութիւն. գեղեցկութիւն. վայելչութիւն:

To Swell սուէլ բ, չ. Բարձրանալ, յառնել, աճել. ուռնուլ, այտնուլ. խռովիլ, քստմնիլ, զայրանալ, փքանալ, բարձրամտիլ:

Swell, գ. Ուռուցումն, այտուցումն. կոհակ, բարձրաբերձ ալիք:

To Swell, բ, ն. Ուռուցանել, այտուցանել, լնուլ. յարուցանել, բարձրացուցանել, աճեցուցանել. ծանրացուցանել, մեծացուցանել, զայրացուցանել. փքացուցանել, հպարտացուցանել:

Swélling սուէ՛լլինկ գ. Ուռոյց, այտուց, պալար. սաստկութիւն, զայրոյթ:

To Swelt սուէլթ բ, չ. Նեղիլ 'ի տապոյ, 'ի քրտան հարկանիլ:

To Swélter սուէ՛լթըր բ, չ. Հեղձամղձուկ լինել 'ի տապոյ:

To Swélter, բ, ն. Տապացուցանել, կիզուլ տապով:

Swéltry սուէ՛լթրի ած. Տապախառն, ջեր[մին յոյժ:

Swept սուէփթ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութի to Sweep բայի:

To Swerd սուէրտ բ, չ. Կանաչանալ գետնոյ:

To Swerve սուէրվ բ, չ. Թափառիլ, թափառական շրջիլ. շեղիլ, թիւրիլ, զարտուղիլ, խոտորիլ. կորանալ, խոնարհիլ. մագլցի ելանել:

Swift սուիֆթ ած. Երագ, շոյտ, թեթեւ, օրընթաց, երագաշարժ, թեթեւընթաց. դիւրապատրաստ, սթափ:

Swift, գ. Հոսանք կամ գնացք ջրոյ. վայրի ծիծառն:

Swíftly սուի՛ֆթլի մ. Երագապէս, երագ երագ, փութանակի:

Swíftness սուի՛ֆթնէս գ. Երագութիւն, արագութիւն, երագ ընթացք:

To Swig սուիկ բ, չ. Անյագաբար ըմպել:

Swill սուիլ գ. Անյագ արբեցութիւն, զեղխութիւն, շուայտութիւն:

To Swill, բ, ն. Անյագ ըմպել, կլանել, զեղխել, շուայտել, ողողել, լուանալ, ընկղմել. արբեցուցանել:

Swíller սուի՛լլըր գ. Արբշիռ, արբեցող, գինեմոլ:

Swim սուիմ գ. Լող. փամփուշտ կամ աւուշտ ձկանց: To have a –, գնալ 'ի լող:

To Swim, բ, չ. Լողալ. ծփիլ կամ տատանիլ յերեսս ջուրց. գնալ զհետ ընթացից ջուրց. սողալ. պտուտիլ (գլխոյ). յուզիլ. զեղանիլ, առատանալ, յորդել:

To Swim, բ, ն. Ի լող անցանել:

Swímmer սուի՛մմըր գ. Լուղակ կամ լողակ. մասն ինչ սրունից ձիոյ:

Swímmingly սուի՛մմինկլի մ. Մեղմով, հեշտեաւ:

Swine սուայն գ. Խոզ: – -herd, խոզարած: – -pox, սուտ ծաղիկ (ախտ):

Swing սուինկ գ. Ճօճումն. ճօճանակ. թափ, ուժգնութիւն, բռնութիւն, ծանրութիւն. մղանք, ձգումն, բերումն:

To Swing, բ, չ. Ճօճել, տատանիլ. խաղալ 'ի վերայ լարի կամ յախուրջեայ:

To Swing, բ, ն. Ճօճել, տատանել, տարուբերել. պտուտել, պարպայածել. շարժել:

To Swinge սուինճ բ, ն. Հարկանել, գան հարկանել, ծեծել, ջնել, պատժել, պատուհասել: – -buckler, խրոխտապանծ, պարծոյկ:

Swínger ուուինկըր գ. Հարկանող. արձակող, նետող. շարժիչ:

Swínging ուուինկինկ ած. Մեծ, ստուար, վիթխարի:

Swíngingly ուուինկինկլի մ. Մեծապէս, յանհեթեթս, յանհնարինս:

To Swíngle ուուինկըլ բ, չ. Ծօծել, շարժիլ, տատանիլ, տարուբերիլ. ընկղմիլ 'ի հեշտութիւնս, յօրանալ:

Swínish ուուայնիշ ած. Իբրեւ զխոզ, նման խոզի, անասնային, անբանական:

Swink ուուինք գ. Աշխատութիւն, վաստակ, տաժանումն:

To Swink, բ, չ. Աշխատ լինել, տաժանիլ: [The bracketed ending of "տաժանիլ" is printed at the right end of the line above.]

To Swink, բ, ն. Կարի խիստ աշխատեցուցանել, վաստակաբեկ առնել:

Switch ուուիչ գ. Ձաղկ, գաւազան, մտրակ:

To Switch, բ, ն. Ձաղկել, հարկանել գաւազանաւ, մտրակել:

Swível ուուիվըլ գ. Առանցք:

Swóbber ուուօպպըր գ. Աւելածու 'ի նաւի:

Swóllen, Swoln ուուօլն. Անցեալ ընդունելութիւն to Swell բայի:

Swom ուուօմ. Կատարեալ ժամանակ to Swim բայի:

Swoon ուուուն գ. Նուաղումն սրտի, թալկացումն:

To Swoon, բ, չ. Նուաղիլ, թալկանալ:

Swoop ուուուփ գ. Խոյանք թռչնոյ, յանկարծակի դիմումն կամ անկումն:

To Swoop, բ, ն. Յանկարծ յարձակիլ կամ խոյանալ 'ի վերայ. ըմբռնել, յափշտակել:

To Swop ուուօփ բ, ն. Փոխանակել, փոխանակել (ըստ ռամկաց):

Sword սօրտ գ. Սուր, սուսեր, թուր: Broad –, վաղակաւոր: – -belt, կամար, գօտի սուսերի: – -cutler, յարդարիչ սուսերի: – -fish, թրաձուկն: – -hilt, երախակալ: – -knot, ժապաւէն կամ կապ սուսերի: – -law, բռնութիւն, բռնակալութիւն: – -man, զինուոր: – -play, սուսերամարտութի: – -player, սուսերամարտ:

Swórded սօրտէտ ած. Սուսեր ընդ մէջ ածեալ, սուսերաւոր:

Swore ուուօր. Կատարեալ ժամանակ to Swear բայի:

Sworn ուուօրն. Անցեալ ընդունելութիւն to Swear բայի:

Swum ուուըմ. Կատարեալ ժամանակ եւ անցեալ ընդունելութիւն to Swim բայի:

Swung ուուընկ. Կատարեալ ժամանակ եւ անցեալ ընդունելութիւն to Swing բայի:

Sy'barite սիպարայթ գ. Այր թուլամորթ, ցանկասէր:

Sy'camore սիքըմօր գ. Ժանտաթզենի, մոլաթզենի. թթենի:

Sy'cophancy սիքօֆընսի գ. Փաղաքշանք, ողոքանք. խաբէութիւն, նենգութիւն:

Sy'cophant սիքօֆընթ գ. Քսու, չարախօս, առունկնաձառ, գուշակ, շողմոգ:

To Sy'cophant, բ, չ. Քսու կամ բանսարկու լինել, չարախօսել, զրպարտել:

Sycophántic սիքօֆէնթիք ած. Զրպարտիչ, չարախօս, նենգաւոր:

To Sycophántise սիքօֆէնթայզ բ, չ. Քսու կամ բանսարկու լինել, զրպարտել:

Syllábic, Syllábical սիլլէպիք, սիլլէպիքըլ ած. Վանկի, փաղառութեան:

Syllábically սիլլէպիքըլլի մ. Իբրեւ զվանկ կամ զփաղառութիւն:

Sy'llable սիլլէպլ գ. Վանկ, սիւղոբայ, փաղառութիւն. սուղ ինչ:

To Sy'llable, բ, ն. Վանկել, հեգել, արտասանել:

Sy'llabub սիլլէպըպ. Տես Sillabub.

Sy'llabus սիլլէպըս գ. Համառօտութիւն, բովանդակութիւն, քաղուած:

Sy'llogism սիլլօճիզմ գ. Հաւաքաբանութիւն:

Syllogístic, Syllogístical սիլլօճիսթիք, սիլլօճիսթիքըլ ած. Հաւաքաբանական:

Syllogístically սիլլօճիսթիքըլլի մ. Ի ձեռն կամ ըստ օրինի հաւաքաբանութե:

To Sy'llogize սիլլօճայզ բ, չ. Հաւաքաբանել, ձեռնարկել:

Sy'lvan սիլվըն ած. Անտառային, վայրի:

Sy'lvan, գ. Անտառային դիք հեթանոսաց, այծամարդ:

Sy'mbol սիմպըլ գ. Հանգանակ (հաւատոյ). նշանակ, այլաբանութիւն, նշանագիծ, օրինակ, ախոյ:

Symbólical սիմպօլիքըլ ած. Նշանակական, այլաբանական:

Symbólically սիմպօլիքըլլի մ. Նշանակաբար, նշանակօք, այլաբանօրէն:

Symbolizátion սիմպօլիզէյշըն գ. Նմանակցութիւն, նմանութիւն:

To Symbolíze սիմպօլայզ բ, չ. Նմանել, ունել կամ բերել զնմանութիւն:

To Symbolíze, բ, ն. Նմանեցուցանել, այլաբանել:

Symmétrian սիմմէթրիըն գ. Գիտակ արուեստի համեմատութեան:

Symmétrical սիմմէթրիքըլ ած. Համեմատ, քաջ չափակցեալ, քաջավայելուչ:

Sy'mmetrist սիմմէթրիսթ գ. Որ սիրէ կամ պահէ զհամեմատութիւն:

Sy'mmetry սիմմէթրի գ. Զափակցութիւն մասանց, համեմատութիւն, յարմարութիւն, վայելչութիւն, չափ:

Sympathétic, Sympathétical սիմփէթհէ՛թիք, սիմփէթհէ՛թիքէլ ած. Համակրական, համակրելի, զուգակիր, հաճոյական:

Sympathétically սիմփէթհէ՛թիքէլլի մ. Համակրութեամբ:

To Sy'mpathize սի՛մփէթհայզ բ, չ. Ունել զհամակրութիւն, սերտ սիրել. միաբանիլ ընդ միմեանս:

Sy'mpathy սի՛մփէթհի գ. Համակրութիւն, նմանութիւն բարուց, ընտելութիւն:

Symphónious սիմֆօ՛նիըս ած. Ներդաշնակաւոր:

Sy'mphony սի՛մֆօնի գ. Միաբանութիւն երգոց կամ նուագարանաց, ներդաշնակութիւն:

Sy'mphysis սի՛մֆիսիս գ. Յեռումն կամ միաւորութիւն ոսկերաց:

Sympósiac սիմփօ՛զիէք ած. Խրախճանութեան, խրախութեան, գինարբուաց:

Sympósium սիմփօ՛զիըմ գ. Խնճոյք, կոչունք, խրախունք:

Sy'mptom սի՛մթըմ գ. Արկած, պատահումն կամ պարագայ հիւանդութեան. նշան, ցոյց, երեւոյթ, գուշակութիւն:

Symptomátic, Symptomátical սիմթօմէ՛թիք, սիմթօմէ՛թիքէլ ած. Արկածեան, պատահական:

Symptomátically սիմթօմէ՛թիքէլլի մ. Իբրեւ զարկած, պատահաբար:

Sy'nagogue սի՛նէկօկ գ. Ժողովարան հրէից, ժողովրդանոց:

Synalépha սինէլի՛ֆէ գ. Միակցութիւն (սղումն վանկի):

Synarthrósis սինարթհրօ՛սիս գ. Աղխաղխումն կամ յօդաւորութիւն ոսկերաց:

Synchondrósis սինքօնտրօ՛սիս գ. Աճառայնդութիւն:

Synchrónical սինքրօ՛նիքէլ ած. Ժամանակակից, որ է 'ի նմին ժամանակի:

Synchrónism սինքրօ՛նիզմ գ. Ժամանակակցութիւն:

Sy'nchronous սի՛նքրօնըս ած. Ժամանակակից:

Sy'ncope սի՛նքօփի գ. Նուաղումն, թալկացումն. կրճատումն բառի:

Sy'ncopist սի՛նքօփիսթ գ. Որ կրճատէ զբառս:

Sy'ndic սի՛նտիք գ. Սինդիկոս, համարապահանջ, համարատու:

Sy'ndical սի՛նտիքէլ ած. Սինդիկոսական:

Sy'ndicate սի՛նտիքէթ գ. Հաշիւ, համարատուութիւն, սինդիկոսութիւն:

To Sy'ndicate, բ, ն. Հաշիւ առնուլ, մանրազնին համար պահանջել:

Synécdoche սինէ՛քտօքի գ. Խելամտութիւն (ըստ ճարտասանից):

Sy'nod սի՛նըտ գ. Սինհոդոս, ժողով եկեղեցական. խումբ կամ զուգընթացութիւն լուսաւորաց:

Sy'nodal, Synódic, Synódical սի՛նօտէլ, սինօ՛տիք, սինօ՛տիքէլ ած. Սինհոդոսական, սինհոդոսի, ժողովական. զուգընթացութեան աստեղաց:

Synódically սինօ՛տիքէլլի մ. Սինհոդոսիւ, 'ի սինհոդոսի:

Synónyma սինօ՛նիմը գ. Նոյնանշան կամ համանշան բառք:

To Synónymise սինօ՛նիմայզ բ, ն. Բացատրել նոյնանշան բառիւք:

Synónymous սինօ՛նիմըս ած. Նոյնանշան, համանշան, նոյնանիշ:

Synónymy սինօ՛նիմի գ. Նոյնանիշութիւն, համանունութիւն:

Synópsis սինօ՛փսիս գ. Համառօտութիւն, համառօտ տեսութիւն:

Synóptical սինօ՛փթիքէլ ած. Համառօտ տեսութեան:

Syntáctic, Syntáctical սինթէ՛քթիք, սինթէ՛քթիքէլ ած. Կից, յարակից. շարադրութեան:

Sy'ntax, Syntáxis սի՛նթէքս, սինթէ՛քսիս գ. Շարադրութիւն, դասաւորութիւն բառից, շարադրութիւն, բաղդատութիւն. դաս, կարգ, դասաւորութիւն:

Synthésis սինթհի՛սիս գ. Բաղադրութիւն, ոճ բաղադրական:

Synthétic սինթհէ՛թիք ած. Բաղադրական:

Sy'philis սի՛ֆիլիս գ. Աստղկեան ախտ:

Syphilític սիֆիլի՛թիք ած. Աստղկեան ախտի, ափրոդիտեան:

Sy'phon սա՛յֆըն գ. Սիփոն, կնճափող, կոր խողովակ:

Syrínga սիրի՛նկա գ. Վայրի յասմիկ:

Sy'ringe սի՛րինճ գ. Սրինգ, խողովակ:

To Sy'ringe, բ, ն. Սրսկել կամ լուանալ սրնգաւ:

Syringótomy սիրինկօ՛թօմի գ. Հատումն վիրաց երաստանի:

Sy'rtis սը՛րթիս գ. Աւազակոյտք, աւազուտք ծովու, յորձանուտ:

Sy'rup սի՛րըփ գ. Օշարակ, շարաբ:

Sy'stem սի՛սթէմ գ. Դրութիւն, ոճ, դասաւորութիւն, կարգ:

Systemátic, Systemátical սիսթիմէ՛թիք, սիսթիմէ՛թիքէլ ած. Դրական, կարգաւորեալ, կանոնաւոր:

Systemátically սիսթիմէ՛թիքէլլի մ. Դրութեամբ, կարգաւ:

Sy'stole սի՛սթօլ գ. Ամփոփումն սրտի. կրճատումն վանկի:

T

T տի Դ: Քսաներորդ և բաղաձայն տառ ալփաբետաց անգղիացւոց: Կանխս ti յորժամ ունի զկնի և այլ ձայնաւոր, հնչի շ. զոր օրինակ nation, նէշըն. salvation, սէլվէշըն: Այս թէ ունիցի յառաջ քան զինքն զտառս s, յայնժամ հնչի չ. զոր օրինակ christian, քրիսչըն. question, քուէսչըն:

Tábby տէպպի գ. Կերպաս ինչ:

Tábby, ած. Խայտաբղէտ, գունազեղ, նկարէն:

Tabefáction տէպիֆէքշըն գ. Կորուստ, վատնումն, ապականութիւն:

To Tábefy տէպիֆայ բ, ն. Մաշել, ապականել, վատնել, կորուսանել:

Táberd տէպէրտ գ. Վերարկու. գրի և Tabard.

Táberder տէպէրտըր գ. Որ կրէ զվերարկու կամ զկրկնոց:

Tábernacle տէպէրնէքըլ գ. Խորան, տաղաւար. խորան վկայութեան, մատուռն, տաճար տէրունեան:

To Tábernacle, բ, չ. Բնակել, տաղաւարիլ:

Tábid տէպիտ ած. Ծիւրեալ, ծնդեալ, մաշեալ, ապականեալ:

Tábidness տէպիտնէս գ. Ծիւրումն, մաշումն, ապականութիւն:

Táblature տէպլէչիուր գ. Նկարք յորմունս կամ 'ի ձեղուանս:

Table տէպլ գ. Տախտակամած. սեղանատախտակ, որմալիզ. սեղան կերակրոց, սեղան. բազմականք, խնճոյք, կոչունք, ճաշ, ընթրիք. տախտակ, սինակիտ, արձանագրութիւն. պատկեր, նկար. աղիւսակ, ցանկ, ցուցակ. քաղուած, համառօտ տեսութիւն, հաւաքումն. թաթ ձեռին, ափ, ձեռն. տախտակ նարտի և այլ խաղուց: — s, տապլի, նարտ: — -beer, գարեջուր սեղանոյ: — -book, աղիւսակ, տախտակ, տումար, յիշատակարան: — -cloth, մնդոն, սփռոց սեղանոյ: — -fork, — -knife, — -spoon, պատառաքաղ, դանակ, դգալ (սեղանոյ): — -land, սինակ, ափսեայ: — -talk, զրոյցք 'ի սեղանի:

To Table, բ, չ. Ուտել կամ ճաշել 'ի միասին, հաղորդ լինել սեղանոյ, հացակից լինել:

To Table, բ, ն. Արձանագրել, անցուցանել 'ի ցանկն, գրել 'ի ցուցակի:

Táblet տէպլէտ գ. Սեղան փոքրիկ. գրապանակ, յուռութ, տախտակ, սինակիտ:

Tábour տէյպըր գ. Թմբկիկ:

To Tábour, բ, չ. Թմբուկ հարկանել:

Tábourer տէյպըրըր գ. Թմբկահար:

Tábouret, Tábourine տէպըրէտ, տէպըրին գ. Թմբկիկ:

Tábret տէպրէտ գ. Դափ, թմբուկ:

Tábular տէպիուլէր ած. Աղիւսակաձև. տախտակաձև. քառակուսի:

To Tábulate տէպիուլէյտ բ, ն. Աղիւսակաձև կամ տափարակ յօրինել:

Tábulated տէպիուլէտէտ ած. Տափարակ, աղիւսանման:

Tachy'graphy թէքիկրէֆի գ. Երագագրութիւն:

Tácit տէսիտ ած. Լռելեայն, զօրութեամբ իմացեալ:

Tácitly տէսիտլի մ. Լռելեայն, զօրութեամբ:

Tacitúrnity տէսիտըրնիտի գ. Լռակեցութիւն, լռութիւն:

Tack տէք գ. Բեեռ, հեղոյս. դարձ կամ շրջան նաւու: To hold —, պինդ ունել:

To Tack, բ, ն. Պնդել, հաստատել, սեեռել, բեեռել. կցել, միաւորել, յարել, կարել:

To Tack, բ, չ. Դարձուցանել զնաւն:

Táckle տէքըլ գ. Նետ, փքին, սլաք. զէնք, գործիք. պարանք նաւու, գործիք, կազմածք:

Táckled տէքըլտ ած. Պարանակապ:

Táckling տէքլին գ. Գործիք կամ հանդերձանք կայմի, պարանք և առագաստք. գործիք, կազմածք, կահք, կարասիք:

Táctic, Táctical տէքտիք, տէքտիքէլ ած. Պատերազմական, ճակատու մարտի:

Táctics տէքտիքս գ. Արուեստ պատերազմական կամ ճակատու մարտի:

Táctile տէքտիլ ած. Շօշափելի, զննելի:

Tactílity տէքտիլիտի գ. Լինելն շօշափելի կամ զննելի:

Táction տէքշըն գ. Շօշափումն:

Tádpole տէտփօլ գ. Գորտ փոքրիկ:

Ta'en տէյն. Համառօտութիւն Taken բառի:

Táffeta տէֆֆիտի գ. Կերպաս ինչ մետաքսեայ:

Tag տէկ գ. Սայր, ծայր. անպիտան կամ չնչին ինչ. ոչխար փոքրիկ:

To Tag, բ, ն. Ծայրիւն հաստատել. կախել. յարել, միաւորել: Տես to Tack.

Tail տէյլ գ. Տուտն, ձետ, ագի. վերջ, յետ կոյս. քղանցք, դրօշակ, տատուն. յետոյք, երաստան: To turn —, դարձուցանել զյետոյս, յետս դառնալ, 'ի փախուստ դառնալ:

To Tail, բ, չ. Զգել կալեալ զատանէ։

Táiled թէյլտ ած. Ագեոր։

Táillage թէյլէճ գ. Մասն, բաժին, տուրք։

Taille թէյլ գ. Վիճակ կալուածոյ։

Táilor թէյլըր գ. Դերձակ։

Taint թէյնթ գ. Տզոր, ներկ, խառնուած. արատ, բիծ, աղտ, կեղտ. որդն կամ ճճի ինչ. ապականութիւն. վարակումն. կեղտ անուն, նախատինք։

To Taint, բ, ն. Տզորել, ներկել, ծնուլ, խառնել. արատել, աղտեղել, շաղախել. թունաւորել, վարակել, ապականել. կաշառել։

To Taint, բ, չ. Վարակիլ, ապականիլ, զզուծիլ։

Táintless թէյնթլէս ած. Անաղտ, անբիծ, անշաղախ, մաքուր։

Táinture թէյնչիուր գ. Ներկ, գոյն. բիծ, աղտեղութիւն, ապականութիւն։

To Take թէյք բ, ն. Առնուլ, ընդունել, ունել, ըմբռնել. զգալ, իմանալ, լսել. գտանել, կարծել, համարել. զմայլեցուցանել, յափշտակել. պահանջել, հանել, գրաւել, տանել. 'ի կիր առնուլ, վարել. ճնշել, առնուլ զշունչ. հարկանել, վարակել. դարձուցանել, շրջել. 'ի մէջ առնուլ, խորհել, հաստատել. ձեռն արկանել, տալ զանձն, միջամուխ լինել. կրել, ընդունել. մնանել. զհետ երթալ, նմանիլ. կլանել. ըմպել կամ առնուլ դեղ. ընտրել, առնուլ ընտրանօք. ընդօրինակել, գաղափարել. տանիլ, առեալ տանիլ, յափշտակել. բառնալ, 'ի բաց առնուլ. բաժանել, անջատել. առնուլ 'ի վարձու, վարձել. ունել զկողմն, կուսակից լինել. յարուցանել (վէճ կամ դատ)։ — away, 'ի բաց առնուլ, հանել, բառնալ. 'ի բաց հանել, մերժել, վարել։ — care, զգուշանալ, պատկառ կալ. փոյթ կամ խնամ ունել, հոգալ, պահել։ — course, դիմել, դիմել, ջանալ։ — down, իջուցանել, խոնարհեցուցանել, վայրաբերել. նուաճել, ընկճել, նկուն առնել։ — from, բառնալ, 'ի բաց առնուլ, հանել, նուազեցուցանել, պակասեցուցանել։ — heed, զգուշանալ, զգոյշ լինել, պատկառ կալ։ — heed to, փոյթ կամ խնամ ունել. միտ դնել, զգուշանալ, անձնապահ լինել, պահել զգուշութեամբ։ — in, փակել, պարփակել, ունել, պատել. կարճել, ամփոփել. խաբել, պատրել, ձգել կամ արկանել 'ի պատրանս, ըմբռնել. պարունակել, բովանդակել, փակել 'ի ներքս. ընդունել, առնուլ 'ի ներքս, ժողովել. յաղթել, պարտել, տիրել, ունել. 'ի միտ առնուլ, իմանալ, հաւանել 'ի վերայ։ — in hand, ձեռն արկանել, տալ զանձն։ — notice, դիտել, զննել, հետազօտել. զեկուցանել, ցուցանել, յայտ առնել։ — oath, երդնուլ, տալ երդումն, երդմամբ խոստանալ։ — off, բառնալ, 'ի բաց առնուլ, նուազեցուցանել. ջնջել, եղծանել, աւերել, կորուսանել. մերժել, հեռացուցանել, 'ի բաց հանել. ըմպել, կլանել. գնել, առնուլ. ընդօրինակել, գաղափարել։ — order with, զգուշանալ, սանձել, նուաճել, չափ դնել։ — out, 'ի բաց հանել, 'ի բաց առնուլ, հանել, խլել։ — part, ունել մասն, հաղորդ կամ բաժանորդ լինել։ — place, ունել զտեղի, տիրել, զօրանալ, հաստատիլ։ — up, փոխ առնուլ, առնուլ յերաշխի, յանձն առնուլ, տալ զանձն, երաշխաւոր լինել. 'ի կիր արկանել, վարել. սկսանիլ, ձեռն արկանել. կալել, սինդել, հաստատել. ունել, գրաւել, ծնուլ. յանդ հանել, աւարտել. արգելուլ. կշտամբել, յանդիմանել. սկսանիլ զկնի առաջնոյն, յաւելուլ. թողուլ, 'ի բաց դնել. միջնորդ կամ խաղաղարար լինել. հաւաքել, ժողովել, հանել. ամբառնալ, վերացուցանել. — upon, առնուլ յանձն իւր, ըստանձնել, ունել, բառնալ։

To Take, բ, չ. Ձգիլ, բերիլ, տարածիլ, խաղալ, սփռիլ. հաճոյ կամ ընդունելի լինել. արմատանալ, հաստատիլ, սինդիլ. յղանալ, սաղմն առնուլ։ — after, նմանիլ, զհետ երթալ, ուսանիլ, բերել զնմանութիւն, հետեւող լինել։ — in with, յարիլ, սոփորիլ, միաբանիլ։ — on, կատաղիլ, զայրագնիլ. թեկն ածել. նեղել, վշտանալ, դժուարիլ, խոժոռիլ։ — to, յարիլ, տալ զանձն, զհետ մտնդիլ։ — up, զկայ առնուլ, դադարել, կալ. ուղղել։ — up with, միաբանել, կապել, կռուել, համաձայնել. կալ, բնակել. հաճոյ լինել, հաճիլ։

Táken թէյքն. Անցեալ ընդունելութիւն to Take բայի։

Táker թէյքըր գ. Առող, ընդունող, բարձող։

Táking թէյքին գ. Ըմբռնումն. կասկածութիւն, մոլեգնութիւն։

Tálbot թօլպըթ գ. Երագոտն շուն։

Tale թէյլ գ. Պատմութիւն առասպելախառն, առասպել. զրոյց, պատմութիւն, համար, հաշիւ. լուր, ազդ, տեղեկութիւն, գուշակութիւն. քսութիւն։ — -bearer, քսու, բանսարկու։ — -teller, պատմիչ։

Talebéaring թէյլպէյրին գ. Քսութիւն, գուշակութիւն, համբաւ չար, բանսարկութիւն։

Tálent թէլէնթ գ. Տաղանդ, քանքար. բնական ձիրք, բնաւորութիւն, յարմարութիւն. պարգեւ, երախտիք. կամք, իղձ, յօժարութիւն, ցանկութիւն։

Tálisman թէլիզմըն գ. Յուռութ, յու-

ուլթուլունք, բժժանք, գրպանակ, աղանդք, կախարդանք:

Talismánic թէլիզմէնիք ած. Յուռթից, բժժանաց, կախարդական:

Talk թօք գ. Խօսք, բան, զրոյց, խօսակցութիւն, լուր, համբաւ:

Talk, գ. Թալք (քար):

To Talk, բ, չ. Խօսել, խօսակից լինել, բանս 'ի մէջ ածել. շատախօս լինել, ճառել, բարբանջել, շաղակրատել. պատմել, ծանուցանել. ասել, ճառել:

Tálkative թօքէթիվ ած. Շատախօս, շաղակրատ, ճառասող:

Tálkativeness թօքէթիվնէս գ. Շատախօսութիւն, բազմաբանութիւն, շաղակրատանք, ճառասանք:

Tálker թօքըր գ. Խօսող. շատախօս, բազմաբան, շաղակրատ. մեծաբան, խրոխտապանծ:

Tálky թօքի ած. Նման թալք քարի:

Tall թօլ ած. Բարձր, բարձրահասակ, բարձրաբերձ. հաստաբազուկ, զօրաւոր:

Tállage թէլլէճ գ. Հարկ, սակ:

Tállow թէլլօ գ. Ճարպ: --chandler, մոմագործ, մոմավաճառ: --faced, դեղնեալ, աժգոյն, գունատ:

To Tállow, բ, ն. Օծանել ճարպով:

Tálly թէլլի գ. Փայտանիշ. յարմարութիւն, նմանութիւն:

To Tálly, բ, ն. Յարմարել, պատշաճել, հաւասարել:

To Tálly, բ, չ. Յարմարիլ, պատշաճիլ, 'ի դէպ գալ:

Tálmud թէլմըտ գ. Թալմուտ:

Tálness թօլնէս գ. Բարձրութիւն կամ մեծութիւն հասակի, վիթխարութիւն:

Tálon թէլըն գ. Մագիլ գիշատիչ թռչնոց:

Támarind, --tree թէմըրինտ գ. Հնդիկ արմաւենի:

Támarisk թէմըրիսք գ. Մոշայ (ծառ):

Támbour թամպուր գ. Թմբուկ. միակողմանի թմբուկ, դափ:

Tame թէյմ ած. Ընտել, ընտանի, զգօնացեալ. նկուն, ընկճեալ, խոնարհեալ, լքեալ, վատասիրտ. հեզ, համբոյր:

To Tame, բ, ն. Ընտելացուցանել, զգօնացուցանել, կրթել, մարզել, հրահանգել. ընկճել, նուաճել, նկուն առնել:

Támeable թէյմէպլ ած. Դիւրընտել:

Támely թէյմլի մ. Ընտելաբար, հեզութեամբ, խոնարհութեամբ:

Támeness թէյմնէս գ. Ընտելութի, զգօնութիւն, հեզութիւն. վատութիւն, երկչոտութիւն:

Támer թէյմըր գ. Զգօնացուցիչ, սիրող, նուաճող, յաղթող:

Támkin թէմքին գ. Խցանք թնդանօթի:

To Támper թէմփըր բ, ն. Զհետ լինել դեղոց. խառնել զանձն, միջամուխ լինել. գաղտ միաբանիլ, սադրել:

To Tan թէն բ, ն. Խաղախորդել, համդերձել զխաղախս. արեւակէզ առնել, կիզուլ:

Tang թէնկ գ. Դառնութիւն, ճաշակ դառնահամ. համ, ճաշակ. ցաւագին ինչ. հնչիւն:

To Tang, բ, չ. Հնչել, հարկանել:

Tángent թէնճէնթ գ. Շօշափող (գիծ):

Tangibílity թէնճիպիլիթի գ. Լինելն շօշափելի:

Tángible թէնճիպլ ած. Շօշափելի, զննելի, որ անկանի ընդ շօշափելեօք:

Tángle թէնկլ գ. Կնճիռ, մանուած, խառնակութիւն:

To Tángle, բ, ն. Պատատել, կնճռել. թակարդել, պաշարել, վարանել. խառնակել, շփոթել:

To Tángle, բ, չ. Պատատիլ, շաղիլ, ըմբռնիլ:

Tank թէնք գ. Գուբ ջրոյ, ջրհոր:

Tánkard թէնքըրտ գ. Սափոր, քեւտ խփաւոր:

Tánner թէնըր գ. Խաղախորդ:

Tánsy թէնզի գ. Խոտ ինչ:

Tántalism թէնթէլիզմ գ. Տանջանք Տանտալեան:

To Tántalize թէնթէլայզ բ, ն. Չարաչար տանջել, զկծեցուցանել տեսութեամբ ցանկալեաց՝ առանց թոյլ տալոյ մերձենալ 'ի նոսա:

Tántamount թէնթէմաունթ գ. Հաւասար, նոյն չափ կամ կշիռ:

Tantívy թէնթիվի մ. Հապճեպով, շտապաւ, արշաւակի:

Tap թէփ գ. Հարուած. կռուփ, ապտակ. ծորակ տակառի. դարիճենիկ, կինամոմն: --room, կապելանոց, աշխարհաւանդ: --root, արմ ծառոյ: --tub, տաշտ:

To Tap, բ, ն. Մեղմով հարկանել, շօշափել. բանալ զծորակ տակառին:

Tape թէյփ գ. Ժապաւէն կամ լար ինչ: --worm, երկայնաձիգ որդն որովայնի:

Táper թէյփըր գ. Մոմ, մոմեղէն, ճրագ:

Táper, ած. Բրգաձեւ, որ ունի զձեւ մոմեղինի:

To Táper, բ, չ. Բրգաձեւ աւարտիլ:

Tápestry թէփըսթրի գ. Պաստառակալ սենեկաց, օթոց:

Tápet թէփէթ գ. Պաստառակալ, օթոց:

Tápster թէփսթըր գ. Մատռուակ:

Tar թար գ. Ձիւթ հալեալ:

Tar, գ. Նաւորդ, նաւաստի, նաւազն:

To Tar, բ, ն. Կպրաձիւթել, պատել կամ օծանել նաւթիւ. գրգռել, բորբոքել:

Tarántula թէրէ՛նթիուլէ գ. Փալիժ։

Tardátion թարտէ՛շըն գ. Յապաղումն, յապաղանք, յամրութիւն։

Tárdigradous թա՛րտիկրէտըս ած. Յամրաշարժ, յամրաքայլ։

Tárdily թա՛րտիլի մ. Յամր, դանդաղանօք։

Tárdiness թա՛րտինէս գ. Յամրութիւն, դանդաղութիւն, հեղգութիւն։

Tárdity թա՛րտիթի գ. Յամրութիւն, դանդաղութիւն։

Tárdy թա՛րտի ած. Յամր, դանդաղ. դանդաղկոտ, անփոյթ, յոյլ. տարաժամ, անագան. յետնեալ։

To Tárdy, բ, ն. Յապաղել, յամեցուցանել։

Tare թէյր գ. Որոմն։

Tare, գ. Կշիռ կամ չափ ծանրութեան անօթոյ վաճառելի իրաց և գին նոցա։

Tare, Կատարեալ ժամանակ to Tear բայի։

Targe, Target թարճ, թա՛րկէթ գ. Վահան, միւնդ կամ տապար ինչ։

Targetiér թարճթի՛ր գ. Վահանաւոր, տապարաւոր։

Tárgum թա՛րկըմ գ. Թարգում (մեկնութիւն հնգամատենին Մովսիսի՝ի քաղդէացի բարբառ)։

Tárif, Táriff թէ՛րիֆ գ. Անուանք (կերակրոց). ցանկ գնոց, սակ վաճառաց, գնահատութիւն։

Tarn թարն գ. Ճախին, ճահիճ, մօր, մօրատ, աղտիւր։

To Tárnish թա՛րնիշ բ, ն. Թառամեցուցանել, գունաթափ առնել։

To Tárnish, բ, չ. Թառամիլ, թարշամիլ, գունատիլ, եղծանիլ։

Tarpáwling թարփօ՛լին գ. Պաստառ կամ կտաւ ձիւթապատ. նաւաստի, նաւազն։

Tárragon թէ՛րրէկըն գ. Տաւաշարիւն, նուկիկ։

Tárriance թէ՛րրիէնս գ. Յապաղումն, անագանումն։

Tárrier թէ՛րրիըր գ. Շուն ինչ որսորդ. որ յապաղէ կամ դադարեալ կայ։

To Tárry թէ՛րրի բ, չ. Կալ, մնալ, դադարեալ կալ. յամել, յապաղել, անագանել. սպասել։

To Tárry, բ, ն. Մնալ, սպասել։

Társel թա՛րսէլ գ. Ազգ արու բազէի։

Társus թա՛րսըս գ. Ներս կամ վերնակողմն ոտին։

Tart թարթ ած. Կծու, դառն, թթու, բարկ. ժանտ, խիստ, դաժան։

Tart, գ. Կատապ, պան, քաքար։

Tártane թա՛րթէն գ. Նաւ ինչ։

Tártar թա՛րթըր գ. Տարտարոս, դժոխք, սանդարամետք. տորտ։

Tartárean թարթէ՛րիէն ած. Տարտարոսական, դժոխային։

Tartáreous թարթէ՛րիըս ած. Տորտային. տարտարոսական, դժոխային։

To Tartaríze թա՛րթըրայզ բ, ն. Խառնել տորտիւ։

Tárterous թա՛րթըրըս ած. Տորտային։

Tártly թա՛րթլի մ. Կծուութեամբ, դառնութեամբ. խստիւ. խոժոռ դիմօք, զայրագին։

Tártness թա՛րթնէս գ. Կծուութիւն, թթուութիւն, դառնութիւն. խստութիւն, ժանտութիւն։

Task թա՛սք գ. Պարտք, հարկ, հրաման, սակ. պէտք, գործ, պաշտօն, հարկ պաշտաման, բեռն, ծանրութիւն։ To take to –, կշտամբել, յանդիմանել։

To Task, բ, ն. Պարտս՝ի վերայ դնել, հարկաւորել, հրամայել, պահանջել։

Tásker, Táskmaster թէ՛սքըր, թէ՛սքմաստըր գ. Պահանջող, հրամայող, հարկեցուցիչ։

Tássel թէ՛սսէլ գ. Փունջ, ծոպ։

Tássel, գ. Խողկաղին։

Tásseled թէ՛սսէլտ ած. Փնջազարդ, զարդարեալ՝ի ծոպս։

Tástable թէ՛յսթէպլ ած. Ճաշակելի, համեղ, քաղցրաճաշակ։

Taste թէյսթ գ. Ճաշակելիք. ճաշակումն. ճաշակ, համ. քիմք, ախորժ, ախորժակ, հաճութիւն, բերկրութիւն, հեշտութիւն. փորձ, առհաւատչեայ։

To Taste, բ, ն, և չ. Ճաշակել. ուտել. առնուլ զճաշակ. զգալ, ունել, կրել. հաճիլ, հաւանիլ, բերկրիլ, զմայլիլ, ախորժել. ընտիր առնել։

Tásted թէ՛յսթէտ ած. Որ ունի զճաշակ կամ զհամ։

Tásteful թէ՛յսթֆուլ ած. Համեղ, քաղցրահամ, անուշակ, ախորժահամ։

Tásteless թէ՛յսթլէս ած. Անհամ, անախորժ, անճաշակ. որ ոչ ունի ընտրութիւն քմաց կամ ճաշակելեաց, անհանճար։

Tástelessness թէ՛յսթլէսնէս գ. Անհամութիւն. անհանճարութիւն։

Táster թէ՛յսթըր գ. Ճաշակող, ճաշակաւոր. ճաշակ (անօթ ճաշակաւորութեան)։

Tátter թէ՛թթըր գ. Հանդերձ հնոտի, ցնցոտի, գրպլեակ։

To Tátter, բ, ն. Պատառել, պատառոտել, հերձանել։

Tatterdemálion թէթթըրտիմէ՛լիըն գ. Որ զգեցեալ է պատառատուն, աղքատ։

Táttle թէ՛թթըլ գ. Ճառատանք, շաղակրատանք, շատախօսութիւն, բարբանջանք, շաղփաղփութիւն։

To Táttle, բ, չ. Ճառատել, բարբանջել, շաղակրատել:

Táttler թէ՛թլըր գ. Ճառատող, շաղակրատ, շատախօս, ունայնաբան:

Tattóo թէթթո՛ւ գ. Նշան՝ փող կամ թըմբուկ զարկի զօրաց:

Taught թօթ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Teach բայի:

Taunt թօնթ գ. Նախատինք, կշտամբանք, այպն, կատակ, երգիծանութիւն:

To Taunt, բ, ն. Կշտամբել, նախատել, հեգնել, երգիծանել, խաղ առնել, յերեսս հարկանել:

Táunter թօ՛նթըր գ. Նախատող, այպանող, կատակող, երգիծանող:

Táuntingly թօ՛նթինկլի մ. Նախատանօք, կշտամբանօք, ծաղու, ընդ կատակս:

Tauricórnous թօրիքօ՛րնըս ած. Որ ունի եղջիւր ցլու:

Tautológical թօթօլօ՛ճիքըլ ած. Նոյնաբանական, կրկնաբանական:

Tautólogist թօթօ՛լօճիսթ գ. Նոյնաբան, կրկնաբան:

Tautólogy թօթօ՛լօճի գ. Նոյնաբանութի̅, անօտի կրկնաբանութիւն:

Távern թէ՛վըրն գ. Կապելայ, պանդոկ: --hunter, յաճախող'ի կապելայս: --keeper, --man, կապելապետ, պանդոկապետ:

Taw թօ գ. Կճեայ գնդակ խաղոյ:

To Taw, բ, ն. Խաղախորդել պաղլեղաւ:

Táwdriness թօ՛տրինէս գ. Հապատանք, անօտի պաճուճանք:

Táwdry թօ՛տրի ած. Հապլա, պաճնազարդ, պաճուճեալ:

Táwdry, գ. Հապատանք, պաճուճանք:

Táwer թօ՛ըր գ. Խաղախորդ'ի ձեռն պաղլեղի:

Táwny թօ՛նի ած. Խարտեաշ, դեղին, կարմրացեալ, թուխ, սևամորթ:

Tax թէքս գ. Հարկ, սակ, բաժ. նախատինք, պարսաւ, մեղադրութիւն:

To Tax, բ, ն. Հարկս հարկանել. պախարակել, ամբաստանել, ստգտանել, պարսաւագէտ լինել:

Táxable թէ՛քսէպըլ ած. Հարկատու:

Taxátion թէքսէ՛շըն գ. Հարկադրութիւն, սակարկութիւն, հարկ, սակ. մեղադրութիւն, պարսաւ, ստգիւտ, չարախօսութի̅:

Táxer թէ՛քսըր գ. Հարկադիր, հարկապահանջ:

Tea թի գ. Թէյ (ըմպելի):

To Teach թիչ բ, ն. Ուսուցանել, վարժել, մարզել, կրթել, հրահանգել. ցուցանել, ազդ առնել, ծանուցանել:

To Teach, բ, չ. Ուսուցանել, ուսուցիչ լինել:

Téachable թի՛չէպըլ ած. Դիւրամարզ, դիւրահաւան, դիւրակիրթ:

Téachableness թի՛չէպլնէս գ. Դիւրամարզութիւն, հլութիւն:

Téacher թի՛չըր գ. Ուսուցիչ, վարժապետ, վարդապետ. քարոզիչ:

Teal թիլ գ. Ազգ բադի, մրախն:

Team թիմ գ. Ամոլք, զոյգք կամ լուծք եզանց և երիվարաց. շարք թռչնոց:

Tear թիր գ. Արտօսր, արտասուք. շիթ, կայլակ:

Tear թէյր գ. Պատառուած, յօշուած, հերձուած, խզուած:

To Tear, բ, ն. Պատառել, հերձուլ, յօշել, խզել, բրդզել. մխրճել, հարկանել, խլել, թափել, կորզել, յափշտակել, հանել:

To Tear, բ, չ. Կատաղիլ, զայրանալ, բրդիլ 'ի բարկութենէ:

Téarer թէ՛յրըր գ. Պատառող, հերձանող. կատաղի, անհնարին:

Téarfalling թի՛րֆօլլինկ ած. Արտասուալից, արտասուաթոր, գորովագութ, ալիողորմ:

Téarful թի՛րֆուլ ած. Արտասուալից, արտասուագին, արտօսրալից:

To Tease թիզ բ, ն. Գզել, սանտրել, ողորկել. թախանձել, աշխատ առնել, նեղել:

Téasel թի՛զէլ գ. Եկքան, ըղտափուշ:

Téaser թի՛զըր գ. Նեղիչ, ձանձրացուցիչ:

Teat թիթ գ. Պտուկնք ստեանց, ստինք:

Téchnical թէ՛քնիքըլ ած. Արուեստական (բառք):

Téchy թէ՛չի ած. Դեգ, ժանտ, դիւրագրգիռ, ցասմնոտ:

Tectónic թէքթօ՛նիք ած. Շինուածոյ, ճարտարապետական:

To Ted թէտ բ, ն. Դարձուցանել կամ ցրուել զխոտն նորոգ հնձեալ:

Tédder թէ՛տտըր. Տ. Tether.

Tédious թի՛տիըս ած. Ձանձրալի, տաղտկալի, դժնդակ, ծանր. երկարապատում. յամր, դանդաղ:

Tédiously թի՛տիըսլի մ. Ձանձրութեամբ, ցձանձրոյթ:

Tédiousness թի՛տիըսնէս գ. Ձանձրոյթ, ձանձրութիւն, տաղտկութիւն. երկարութիւն. դժնդակութիւն, ծանրութիւն:

Tédium թի՛տիըմ գ. Ձանձրոյթ:

To Teem թիմ բ, չ. Ծնանիլ. յղանալ, արգասաւոր կամ բեղնաւոր լինել. ուռճանալ:

To Teem, բ, ն. Ծնանիլ, յառաջ բերել, հանել, բղխել. արկանել, թափել, հեղուլ:

Téemer թի՛մըր գ. Ծննդական:

Teémful թի՛մֆուլ ած. Ծննդական, բեղ-

նաւոր, ընդրի, արդասաւոր· լի, առատ, զեղուն։

Teémless թի՛մլէս ած. Անծնունդ, անընդրի, ամուլ, անարդասաւոր։

Teen թին գ. Ցաւք, վիշտ, նեղութիւն։

To Teen, բ. ն. Գրգռել, շարժել, դրդել։

Teens թինզ գ. Արբունք հասակի։ To be in one's –, լինել ամաց 13, 14, 15, 16, 17, 18 կամ 19։

Teeth թիթհ. Յոգն. Tooth բառի։

To Teeth, բ. չ. Ցցուիլ կամ ելանել ատամանց։

Tégument թէ՛կիումէնթ գ. Թաղանդ, ծածկոյթ, պատեանք։

Teil թիլ գ. Թմբի (տե՛ս. լինտըն թրի)։

Teint թինթ. Տես Tint.

Télary թէ՛լէրի ած. Ոստայնանկութե̄։

Télegram թէ՛լիկրամ գ. Հեռագիր ազդեցութիւն։

Télegraph թէ՛լիկրաֆ գ. Հեռագիր, թելագիր։

To Télegraph, բ. ն. Հեռագրել, հեռագրաւ ազդ առնել։

Telegráphic, Telegráphical թէլիկրա՛ֆիք, թէլիկրա՛ֆիքէլ ած. Հեռագրոյ։

Téligraphy թէլի՛կրաֆի գ. Հեռագրութի̄։

Télescope թէ՛լիսքօփ գ. Հեռադիտակ։

Telescópic, Telescópical թէլիսքո՛փիք, թէլիսքո՛փիքէլ ած. Հեռադիտակեան։

To Tell թէլ բ. ն. Ասել, խօսել, բարբառել· պատմել, ծանուցանել· յայտնել, ցուցանել· ազդ առնել· դնել բան 'ի բերան· հաշուել, 'ի թիւ կամ 'ի համար արկանել։

To Tell, բ. չ. Ասել, պատմել, ծանուցանել։ – on, ազդ առնել, ծանուցանել։

Téller թէ՛լլըր գ. Ասող, պատմող· հաշուող· համարակալ կամ գանձապետ արքունի։

Télltale թէ՛լթէյլ գ. Գուշակ, մատնիչ, չարախօս, քսու։

Temerárious թէմըրէ՛րիըս ած. Յանդուգն, ժպիրհ, անխորհուրդ, վարկպարազի։

Temérity թիմէ՛րիթի գ. Յանդգնութիւն, ժպրհութիւն, յանդուգն համարձակութի̄։

Témper թէ՛մփըր գ. Զուգախառնութիւն, բաղադրութիւն· խառնութի̄, խառնումն· հնարք, մարթանք, եղանակ· բնութիւն, խառնուած, յօժարութիւն, բնաւորութիւն, տրամադրութիւն· բարեխառնութիւն, չափաւորութիւն· պատկանումն երկաթոյ, մխումն։

To Témper, բ. ն. Խառնել, բաղադրել, յօրինել, պատրաստել, շինել, կազմել· բարեխառնել, մեղմել, չափաւորել, ամոքել, նուաճել, սանձել· պատկանել դեղովք զերկաթ, մխել զերկաթ։

Témperament թէ՛մփըրէմէնթ գ. Խառնուած, բնութիւն, բարեխառնութիւն, չափ, չափաւորութիւն։

Temperaméntal թէմփըրէմէ՛նթէլ ած. Խառնուածոյ, բնութեան, տրամադրութե̄։

Témperance թէ՛մփըրէնս գ. Բարեխառնութիւն, ժուժկալութիւն, չափաւորութիւն, համեստութիւն։

Témperate թէ՛մփըրէյթ ած. Բարեխառն, չափաւոր· համեստ, ժուժկալ· քաղցր, խաղաղ։

Témperately թէ՛մփըրէյթլի մ. Բարեխառնութեամբ, չափով, չափաւորութեամբ· մեղմով, հանդարտութեամբ։

Témperateness թէ՛մփըրէյթնէս գ. Բարեխառնութիւն, չափաւորութիւն, հանդարտութիւն։

Témperature թէ՛մփըրէչիուր գ. Բարեխառնութիւն, քաղցրախառնութիւն· զուգախառնութիւն, խառնուրդ, բաղադրութիւն, որպիսութիւն· չափաւորութիւն, չափ· ժուժկալութիւն, համեստութիւն։

Témpered թէ՛մփըրտ ած. Բարեխառն, չափաւոր, համեստ, ժուժկալ։

Témpest թէ՛մփէսթ գ. Մրրիկ, փոթորիկ, ալեկոծութիւն· խռովութիւն, տագնապ, յուզմունք։ – -beaten, – -tost, մրրկածուփ, ալէատանջ, վարեալ 'ի մրրկէ։

To Témpest, բ. ն. Մրրկել, յուզել, ալեկոծել, խռովեցուցանել։

Tempestívity թէմփէսթի՛վիթի գ. Հասունութիւն։

Tempéstuous թէմփէ՛սթիուըս ած. Մրրկածուփ, ալէատանջ, խռովեալ։

Témplar թէ՛մփլէր գ. Ուսանող օրինաց, դպիր օրինաց։

Témple թէ՛մփըլ գ. Տաճար, եկեղեցի· մեհեան· քունք։

Témplet թէ՛մփլէթ գ. Տախտակ ինչ շինուածոյ։

Témporal թէ՛մփօրէլ ած. Ժամանակաւոր, առժամանակեայ· աշխարհային, կենցաղական· մարմնաւոր, անցաւոր· ջիլք 'ի քունս աչաց։

Temporálity, Témporals թէմփօրէ՛լիթի, թէ՛մփօրէլզ գ. Աշխարհական իրաւունք կամ ստացուածք։

Témporally թէ՛մփօրէլլի մ. Ի ժամանակի, յաստիս, ըստ աշխարհի։

Témporalty թէ՛մփօրէլթի գ. Աշխարհականք, աշխարհական ժողովուրդ· ժամանակաւոր կամ անցաւոր ինչք։

Temporáneous թէմփօրէ՛նիըս ած. Ժամանակաւոր, ժամանակեայ, առօրեայ։

Témporariness թէ՛մփօրէրինէս գ. Ժամանակաւորութիւն, անցաւորութիւն։

Témporary թէմփօրէրի ած. Ժամանակաւոր, ժամանակեայ, առօրեայ, աղցաւոր, անցաւոր:

To Témporize թէմփօրայզ բ. չ. Յապաղել, երկարել. յարմարել զանձն ըստ բերման ժամանակին:

Témporizer թէմփօրայզըր գ. Որ յարմարէ զանձն ըստ բերման ժամանակին:

To Tempt թէմփթ բ, ն. Փորձել, հրապուրել. սադրել, գրգռել, յորդորել, գրգել, մղել. փորձ փորձել, զչափ առնուլ:

Témptable թէմփթէպըլ ած. Ի ներքոյ անկեալ փորձանաց, չարամէտ:

Temptátion թէմփթէյշըն գ. Փորձութիւն, թելադրութիւն չարին:

Témpter, Témptress թէմփթըր, թէմփթրէս գ. Փորձիչ, հրապուրիչ. բանսարկու, դև:

Ten թէն ած. Տասն:

Ténable թէնէպըլ ած. Անառիկ, անմատոյց, ամուր:

Tenácious թինէյշըս ած. Հաստատուն, անյեղլի, պինդ. պնդապահ, անմոռաց. զիւրամած, կռուական, խժային. կարկամ, կծծի:

Tenáciously թինէյշըսլի մ. Հաստատութեամբ, պնդագոյնս:

Tenáciousness թինէյշըսնէս ած. Հաստատութիւն, պնդութիւն:

Tenácity թինէսիթի գ. Դիւրամածութիւն, կռուականութիւն, անքակութիւն, խժային հանգամանք:

Ténancy թէնէնսի գ. Ժամանակաւոր ըստացումն, վարձկանութիւն:

Ténant թէնէնթ գ. Ստացող. վարձուոր, վարձկան, ծառայ. բնակիչ:

To Ténant, բ, ն. Վարձել, առնուլ կամ ունել 'ի վարձու:

Ténantable թէնէնթէպըլ ած. Վարձելի:

Ténantless թէնէնթլէս ած. Ոչ վարձեալ կամ կալեալ 'ի վարձու, դատարկ:

Tench թէնչ գ. Ձուկն ինչ գետոյ:

To Tend թէնտ բ, ն. Պահել, պահպանել, հօգալ, խնամել, արածել, դարմանել, միտ դնել:

To Tend, բ, չ. Ձգիլ, բերիլ. դիմել, թեքն ածել, փութալ. մնալ, սպասել. պաշտել, ծառայել, արբանեկել:

Téndance թէնտէնս գ. Ակնկալութիւն. ծառայք, սպասաւորք, պաշտօնեայք. ըսպասաւորութիւն, ծառայութիւն. խնամ, հոգ, փոյթ, դարման:

Téndence, Téndency —, թէնտէնսի գ. Ձգումն, բերումն, դիմումն, ուղղութիւն, ընթացք. յօժարութիւն, հակամիտութիւն:

Ténder թէնտըր ած. Կակուղ, փափուկ, դալար. դիւրաղդած, դիւր, ակար, թոյլ. փափկակեաց, գրգասուն, կնատ. սիրելի, սիրապատար, սիրալիր. գորովաշարժ. գորովական, գորովագութ. կաթոտ, խանդակաթ, յոյրատ, տափական, վաւաշ. զգուշաւոր, երկիւղած. քաղցր, հեզ, զըթած. ցաւագին, վշտագին, աղետալի, ողորմ. մատաղ, դեռահաս, դեռափթիթ, մանկական: — -hearted, գթասիրտ, դիւրազգած:

Ténder, գ. Ընծայ, նուէր, ուղերձ, մատուցումն. յարգ, վարկ, համար. նաւակ ինչ:

To Ténder, բ, ն. Ընծայել, տալ, մատուցանել, առաջի առնել. յարգել, ունել 'ի համարի, համարել. խանդաղատիլ:

Ténderling թէնտըրլին գ. Մատաղ եղջիւրք այծեման. մանուկ խզացեալ:

Ténderly թէնտըրլի մ. Մեղմով, հեզիկ. խանդակաթ սիրով, կաթոգին, գորովանօք, սիրողաբար:

Ténderness թէնտըրնէս գ. Կակղութիւն, փափկութիւն. գրգութիւն. կնատութիւն. գորով, գութ, խանդաղատանք, սէր կաթոգին, կարեկցութիւն. երկիւղածութիւն, զգուշութիւն. քաղցրութիւն:

Téndinous թէնտինըս ած. Ջղանաց, լի ջղանօք:

Téndon թէնտըն գ. Ջղանք (ըստ անդամոցն).

Téndril թէնտրիլ գ. Խիղբ կամ ընձիւղ [ծառոց:

Tenébrious, Ténebrous թէնէպրիըս, թէնիպրըս ած. Մթին, խաւարչտին:

Tenebrósity թէնիպրօսիթի գ. Մութ, մթութիւն, խաւար:

Ténement թէնիմէնթ գ. Երկիր կամ կալուած ընկալեալ 'ի վարձու:

Ténent թէնէնթ. Տես Tenet.

Tenérity թինէրիթի գ. Փափկութիւն, կակղութիւն:

Tenésmus թինէզմըս գ. Թանչք, խիթք որովայնի:

Ténet թէնէթ գ. Կարծիք, ուսումն, վարդապետութիւն, կանոն:

Ténfold թէնֆօլտ ած. Տասնապատիկ:

Ténnis թէննիս գ. Գնտակախաղութիւն:

To Ténnis, բ, չ. Խաղալ իբրև զգնտակ:

Ténon թէնըն գ. Ծինի, սեպ, երիթ:

Ténor թէնըր գ. Իմաստ բանից, կարգ, շար, հետևումն, ընթացք. եղանակ, օրինակ, կերպ, ձև. ներդաշնակութիւն, միաբանութիւն ձայնից, հնչումն:

Tense թէնս ած. Ձգտեալ, լարեալ:

Tense, գ. Ժամանակ բայից:

Ténseness թէնսնէս գ. Ձգտումն:

Ténsible թէնսիպըլ ած. Տարածելի, ծաւալական:

Ténsile տէ՛նսիլ ած. Ձգտելի:

Ténsion տէ՛նշըն գ. Ձգտումն, լարումն:

Ténsive տէ՛նսիվ ած. Ձգտողական:

Ténsure տէ՛նշիուր գ. Ձգտումն:

Tent տէնթ գ. Վրան, խորան. վիրաչափ կամ առանցք վիրաբուժից. գինի ինչ (մալակայ):

To Tent, բ, չ. Բնակել ընդ վրանաւ կամ ընդ խորանաւ, տաղաւարիլ:

To Tent, բ, ն. Զննել վիրաչափիւ զխորութիւն վիրաց:

Tentátion տէնթէ՛շըն գ. Փորձ, փորձառութիւն:

Téntative տէ՛նթէթիվ ած. Փորձառական:

Ténted տէ՛նթէտ ած. Խորանայարկ, ծածկեալ վրանաւ:

Ténter տէ՛նթըր գ. Ճանկ: To be on the –s, 'ի նեղ անկանիլ, տագնապիլ, վարանիլ:

To Ténter, բ, ն. Սփռել, տարածել:

To Ténter, բ, չ. Ձգտիլ, տարածիլ:

Tenth տէնթհ ած. Տասներորդ:

Tenth, գ. Տասներորդ մասն. տասանորդ:

Ténthly տէ՛նթհլի մ. Տասներորդ:

Tentíginous տէնթի՛ճինըս ած. Ձգտեալ, պինդ:

Tenuifólious տինիուիֆօ՛լիըս ած. Նրբասաղարթ:

Tenúity տինիու՛իթի գ. Նրբութիւն, անօսրութիւն, փոքրկութիւն. աղքատութիւն, նուաստութիւն:

Ténuous տէ՛նիուըս ած. Նուրբ, մանր, թեթև, սակաւ:

Ténure տէ՛նիուր գ. Ունելն զկալուածս, վարձ կալուածոց, եկամուտ:

Tepefáction տէփիֆէ՛քշըն գ. Գաղջութիւն, եղկութիւն:

Tépid տէ՛փիտ ած. Գաղջ, եղկ:

Tepídity տէփի՛տիթի գ. Գաղջութիւն:

Tépor տի՛փօր գ. Գաղջութիւն:

Teretólogy տէրէթօ՛լօճի գ. Ճամարտակութիւն, մեծաբանութիւն:

Terce թէրս գ. Չափ կամ անօթ ինչ հեղանիւթոց:

Terebínthinate, Terebínthine տէրէպի՛նթհինէյթ, տէրէպի՛նթհին ած. Բևեկնեալ, ռետինախառն:

To Térebrate տէ՛րէպրէյթ բ, ն. Ծակել:

Terebrátion տէրէպրէ՛շըն գ. Ծակումն:

Tergéminous տէրճէ՛մինըս ած. Եռապատիկ, երրեակ:

Tergiversátion տէրճիվէրսէ՛շըն գ. Փախուստ, խուսափումն, խոյս, հնարք:

Term տէրմ գ. Սահման, կողմ. բառ, անուն, եզր. բարբառ, լեզու. պայման, դաշն, ժամադրութիւն. ժամանակ, միջոց:

To Term, բ, ն. Կոչել, անուանադրել, յորջորջել:

Térmagancy տէ՛րմէկէնսի գ. Մրրիկ, փոթորիկ, աղմուկ, խռովութիւն:

Térmagant տէ՛րմէկէնթ գ. Կին խռովայոյզ կամ չարադէ:

Térmagant, ած. Մրրկալից, աղմկայոյզ, խռովայոյզ. կատաղի, անհնարին:

Térmer տէ՛րմըր գ. Որ շրջի 'ի սահմանագլուխս:

Términable տէ՛րմինէպլ ած. Սահմանաւոր:

To Términate տէ՛րմինէյթ բ, ն. Սահմանել, սահման կամ կողմ հաստատել. եզերել, աւարտել, վախճան տալ:

To Términate, բ, չ. Եզերիլ, յանգիլ, աւարտիլ:

Terminátion տէրմինէ՛շըն գ. Աւարտումն, սպառուած, եզր, սահման. աւարտ, վերջ, վախճան. յանգումն, վերջք կամ աւարտ բառից. բառ, անուն, եզր:

Termínthus տէրմի՛նթհըս գ. Այտուց, ուռոյց, պալար:

Térmless տէ՛րմլէս ած. Անսահման, անչափ, անեզրական:

Térmly տէ՛րմլի մ. Բառ առ բառ, բան առ բան:

Térnary տէ՛րնէրի ած. Երրեակ, երեք:

Térnary, Térnion –, տէ՛րնիըն գ. Երրեակ թիւ:

Térrace տէ՛րրէս գ. Հողաբլուր դալարագեղ. հոլանոց, ճեմելիք:

Terráqueous տէրրէ՛քուիըս ած. Հողաջրական, կազմեալ 'ի հողոյ և 'ի ջրոյ:

Terréne տէրրի՛ն ած. Երկրաւոր, երկրային, հողային:

Térreous տէ՛րրիըս ած. Հողային:

Terréstrial տէրրէ՛սթրիըլ ած. Երկրային, երկրաւոր. հողային, հողածին:

To Terréstrify տէրրէ՛սթրիֆայ բ, ն. Դարձուցանել 'ի հող կամ յերկիր:

Terréstrious տէրրէ՛սթրիըս ած. Հողային, հողազանգուած, հողեղէն:

Térrible տէ՛րրիպլ ած. Ահաւոր, ահագին, սոսկալի. սաստիկ, անհնարին:

Térribleness տէ՛րրիպլնէս գ. Ահաւորութիւն, ահեղութիւն:

Térribly տէ՛րրիպլի մ. Սոսկալիս, ահագինս, անհնարինս, կարի իմն:

Térrier տէ՛րրիըր գ. Բարակ կամ շուն որսորդ. համար կամ ցուցակ կալուածոց. շաղափ, գչիր:

Terrífic տէրրի՛ֆիք ած. Ահարկու, ահաւոր, ահեղ:

To Térrify տէ՛րրիֆայ բ, ն. Ահացուցանել, ահ արկանել, երկեցուցանել, զարհուրեցուցանել, դողացուցանել:

Térritory թէ՛րրիթըրի գ. Վիճակ, սահման, երկիր, տէրութիւն:

Térror թէ՛րրըր գ. Ահ, երկիւղ, սոսկումն, արհաւիրք, ահաբեկք:

Terse թէրս ած. Ողորկ, հարթ. ջինջ, մաքուր, յստակ:

Tértian թէ՛րշըն գ. Եռօրեայ տենդ:

To Tértiate թէ՛րշիէյթ բ, ն. Երրորդել, առնել երրորդ անգամ:

Téssellated թէ՛սսէլլէյթէտ ած. Աղիւսանման կամ խորանարդ յօրինեալ:

Test թէսթ գ. Բովթակ, քուրայ, հալոց. փորձ, հանդէս, ընտրութիւն, որոշումն:

Testáceous թէսթէ՛յշըս ած. Խեցեմորթ, վահանակրայ, պատենաւոր:

Téstament թէ՛սթէմէնթ գ. Կտակ. հին և նոր կտակարան, աստուածաշունչ մատեան, սուրբ գիրք:

Testaméntary թէսթէմէ՛նթէրի ած. Թողեալ կտակաւ:

Téstate թէ՛սթէյթ ած. Արարեալ զկտակ, կտակաւոր: [տակիչ:

Testátor թէսթէ՛յթըր գ. Կտակագիր, կը-

Testátrix թէսթէ՛յթրիքս գ. Կին կտակագիր:

Tésted թէ՛սթէտ ած. Փորձեալ 'ի քուրայս կամ 'ի բովս, ընտիր:

Téster թէ՛սթըր գ. Վեց փէնի կամ կէս շիլին (դրամ). առագաստ մահճաց:

Tésticle թէ՛սթիքըլ գ. Ամորձիք, երկուորիք: [ութիւն:

Testificátion թէսթիֆիքէ՛յշըն գ. Վկայ-

Testificátor, Téstifier թէսթիֆիքէ՛յթըր, թէ՛սթիֆայըր գ. Վկայող, վկայ:

To Téstify թէ՛սթիֆայ բ, ն, և չ. Վկայել, վկայ լինել, տալ վկայութիւն, ցուցանել:

Téstily թէ՛սթիլի մ. Յամառութեամբ, կամակորութեամբ:

Testimónial թէսթիմօ՛նիէլ գ. Գիր վկայութեան, վկայութիւն, վկայական:

Téstimony թէ՛սթիմընի գ. Վկայութիւն, ցուցումն, փաստ, հաստատութիւն:

Téstiness թէ՛սթինէս գ. Յամառութիւն, դեգութիւն, ժանտութիւն:

Tésty, Tétchy թէ՛սթի, թէ՛չի ած. Յամառ, կամակոր, դեգ, ժանտ, ապառում:

Téther թէ՛թհըր գ. Կապանք, ոտնակապք, արգել:

To Téther, բ, ն. Կապել զոտս, արկանել զոտս յոտնակապս:

Tetrágonal թիթրէ՛կընէլ ած. Քառակուսի, չորեքանկիւնի:

Tétrarch թէ՛թրարք գ. Չորրորդապետ:

Tetrárchate, Tétrarchy թիթրա՛րքէյթ, թէ՛թրարքի գ. Չորրորդապետութիւն:

Tetrástic թիթրէ՛սթիք գ. Ոտանաւոր քառատողեան:

Tétrical, Tétricous թէ՛թրիքէլ, թէ՛թրիքըս ած. Թխուր, խոժոռեալ, չար, անզգամ, ժանտ, վէս, խեռ, ստամբակ:

Tétter թէ՛թթըր գ. Որքին:

Tew թիու գ. Նիւթ. շղթայ, անուր երկաթի:

To Tew, բ, ն. Գործել, շինել, յօրինել, առնել, հարկանել:

Téwel թի՛ուիլ գ. Խողովակ:

To Téwtaw թի՛ութօ բ, ն. Հարկանել, մանրել, խորտակել:

Text թէքսթ գ. Բնաբան, բնագիր. իմաստ կամ բանք սուրբ գրոց: [կէն:

Téxtile թէ՛քսթիլ ած. Անկուածոյ, հիւս-

Téxtman թէ՛քսթմէն գ. Որ սակաւ բերէ վկայութիւնս 'ի սուրբ գրոց:

Téxtrine թէ՛քսթրին ած. Ոստայնանկուէ:

Téxtuarist թէ՛քսթիուէրիսթ գ. Վարժ 'ի սուրբ գիրս, որ սակաւ վկայ կոչէ զսուրբ գիրս:

Téxtuary թէ՛քսթիուէրի ած. Սուրբ գրոց, աստուածաշունչ տառից, վաւերական:

Téxture թէ՛քսթիուր գ. Հիւսուած. անկուած, ոստայն. ոստայնանկութիւն: ձև, կազմութիւն, յօրինուած:

Than տհէն մ. Քան, քան թէ, քան զ:

Thane տհէյն գ. Հին պատուանուն ինչ:

To Thank թհէնք բ, ն. Շնորհ ունել, շնորհս մատուցանել, գոհանալ, շնորհակալ լինել:

Thank, Thanks, գ. Շնորհակալութիւն, գոհութիւն, շնորհք:

Thánkful թհէ՛նքֆուլ ած. Երախտագէտ, շնորհակալ, շնորհընկալ, գոհացող:

Thánkfully թհէ՛նքֆուլլի մ. Շնորհակալութեամբ, գոհութեամբ:

Thánkfulness թհէ՛նքֆուլնէս գ. Շնորհակալութիւն, գոհութիւն:

Thánkless թհէ՛նքլէս ած. Անշնորհակալ, ապերախտ, ապաշնորհ, անարժան:

Thánklessness թհէ՛նքլէսնէս գ. Անշնորհակալութիւն, ապերախտութիւն:

Thankóffering թհէնքօ՛ֆֆըրինկ գ. Շնորհակալութիւն, նուէր գոհացողական:

Thanks, --giving թհա՛նքսկիվինկ գ. Շնորհակալութիւն, գոհութիւն, շնորհք:

Thánkworthy թհէ՛նքուըրտհի ած. Արժանի գոհութեան կամ շնորհաց, երախտապարտ:

That տհէթ դեր. Նա, դա. այն, այդ, նոյն, դոյն. ն, դ. որ: In —, յայդմ. յայն սակս, այնր աղագաւ, զի, փոխանակ զի:

That, շ. Զի, քանզի. զի, թէ, որ. զի, որպէս զի:

Thatch թհէչ գ. Յարդ 'ի ծածկոյթ տանեաց:

To Thatch, բ. ն. Ծածկել յարդիւ զտանիս, յարկել, ծածկել:

Thátcher Թհէչըր գ. Որ ծածկէ յարդիւ զտանիս:

Thaw Թհօ գ. Հալումն, լուծումն. ջերմութիւն:

To Thaw, բ. չ. Հալիլ, լուծանիլ:

To Thaw, բ. ն. Հալել, լուծանել:

The դհի. Յօդ դիմորոշական, ս, դ, ն, այս, այդ, այն, սա, դա, նա:

Theátral Թհիէ՛թրէլ ած. Թատերական:

Théatre Թհի՛էթըր գ. Թատր, թէատրոն, տեսարան. տափձան տեսարանի:

Theátric, Theátrical Թհիէ՛թրիք, Թհիէ՛թրիքէլ ած. Թատերական:

Theátrically Թհիէ՛թրիքէլլի մ. Իբրև 'ի թատեր:

Thee դհի՛ դեր. Զքեզ: To – -and-thou, դու կոչել:

Theeing դհի՛ին գ. Դու կոչումն:

Theft Թհէֆթ գ. Գողութիւն. գողօնի:

Their դհէյր դեր. Նոցա, իւրեանց, անձանց: Theirs (դհէյրզ) նոցայն, իւրեանցն:

Theism Թհի՛իզմ գ. Աստուածադաւանութիւն:

Theist Թհի՛իսթ գ. Աստուածադաւան, աստուածածան, որ դաւանի ևեթ զգոյութիւն Աստուծոյ:

Them դհէմ դեր. Զնոսա: – selves, ինքեանք, անձինք իւրեանց. զինքեանս, զանձինս իւրեանց: Տ. They և Self.

Theme Թհիմ գ. Նիւթ գրութեան կամ խօսից, առաջարկութիւն, բնաբան. քերթածք կամ նիւթ շարադրութեան ուսանողաց. արմատ կամ ածանցք բառից:

Then դհէն մ. Յայնժամ, զայնու ժամանակաւ. ապա, զկնի, յայնմհետէ. ապա, ուրեմն, ապա ուրեմն. ուստի, ապա, արդ, յայն սակս, նմին իրի, վասն որոյ, յոյր սակս: Now and –, երբեմն և երբեմն, է զի, մերթ, մերձ ընդ մերձ:

Thence դհէնս մ. Ուստի, 'ի տեղւոջէ անտի, անդուստ, անտի. 'ի ժամանակէ անտի, յայնմհետէ, անտի և առ յապայ. ուստի, վասն այսորիկ, յայն սակս, յորմէ: – forth, – forward, յայնմհետէ, այնուհետև, զկնի, առ յապա:

Theócracy Թհիօ՛քրէսի գ. Աստուածպետութիւն:

Theocrátical Թհիօքրէ՛թիքէլ ած. Ածպետական:

Theódolite Թհիօ՛դօլիթ գ. Գործի ինչ չափաբերական:

Theógony Թհիօ՛ճօնի գ. Ծնունդ աստուածոց, ծննդաբանութիւն դից:

Theóloger, Theológian Թհիօ՛լըճըր, Թհիօլօ՛ճիէն գ. Աստուածաբան, աստուածաբան վարդապետ:

Theológical Թհիօլօ՛ճիքէլ ած. Աստուածաբանական:

Theológically Թհիօլօ՛ճիքէլլի մ. Ածաբանօրէն, ըստ աստուածաբանութեան:

Theólogist, Théologue Թհիօ՛լօճիսթ, Թհի՛օլօկ գ. Աստուածաբան, ուսանող աստուածաբանութեան:

Theólogy Թհիօ՛լօճի գ. Աստուածաբանութիւն, ուսումն աստուածաբանական:

Theómachist Թհիօ՛մէքիսթ գ. Աստուածամարտ, դիցամարտ, թշնամի աստուածոց:

Theómachy Թհիօ՛մէքի գ. Աստուածամարտութիւն, դիցամարտութիւն:

Theórbo Թհիօ՛րպօ գ. Նուագարան ինչ:

Théorem Թհի՛օրէմ գ. Հայեցողութիւն, նախադասութիւն տեսական ինչ ճշմարտութեան:

Theorétic, Theorétical, Théoric, Theórical Թհիօրէ՛թիք, Թհիօրէ՛թիքէլ, Թհի՛օրիք, Թհիօ՛րիքէլ ած. Տեսական:

Theorétically, Theórically Թհիօրէ՛թիքէլլի, Թհիօ՛րիքէլլի մ. Տեսական գիտութեամբ, զննութեամբ:

Théoric Թհի՛օրիք գ. Տեսութիւն, զննութիւն:

Théorist Թհի՛օրիսթ գ. Տեսական, զննող:

Théory Թհի՛օրի գ. Տեսական գիտութիւն, տեսութիւն:

Therapéutic Թհէրէփի՛ութիք ած. Բուժական կամ բժշկական:

There դհէյր մ. Անդ, անդանօր. ահա, ահաւասիկ: – about, – abouts, անդ գրեթէ, մերձ յայն տեղի. իբր, իբրև, գրեթէ, գոգցես. շուրջ, շուրջանակի, զ. յաղագս կամ վասն այնորիկ: – after, ապա, յետ այնորիկ, զկնի, յայնմհետէ: – at, առ այն, յայն սակս. ընդ այն: – by, նովաւ, 'ի ձեռն նորա, յայն սակս: – fore, վասն այսորիկ, նմին իրի, յայն սակս. ուստի, ապա, արդ, ուրեմն: – from, յայնմանէ, անտի, անդուստ: – in, յայնմ, 'ի նմա, անդ, անդանօր: – into, 'ի նա, 'ի նմա, անդր: – of, նորա, այնորիկ, յայնմանէ, անտի: – on, 'ի վերայ նորա, վասն այնորիկ, նմին իրի, ուստի: – out, անդուստ արտաքս, անդուստ, անտի: – to, – unto, առ այն, նմին, անդր, այդր, վասն այսորիկ: – under, 'ի ներքոյ նորա, ընդ նովաւ, անդ ստորև: – upon, 'ի վերայ նորա, յայն սակս, վասն այն. իսկոյն, անդէն և անդ, նոյնհետայն: – with (ուիթհ), հանդերձ նովաւ, ընդ նմին, միանգամայն. իսկոյն, անդէն: – withal (ուիթհօլ), նաև, եւս, դարձեալ. միանգամայն, միահաղոյն. հանդերձ նովաւ, ընդ նմին:

Theríacal Թհիրա՛յէքէլ ած. Թիւրակիական, բժշկական:

Thermómeter թհէրմօ՛միթըր գ. Ջերմաչափ (գործի)։

Thermométrical թհէրմօմէ՛թրիքէլ ած. Ջերմաչափական, ջերմաչափ։

Thérmoscope թհէ՛րմօսքօփ գ. Ջերմացուցակ կամ ջերմացոյց (գործի)։

These տհիզ դեր. Այսոքիկ, սոքա։

Thésis թհի՛սիս գ. Դրութիւն, ընդհանուր խնդիր կամ առաջարկութիւն։

Thésmothete տհէ՛զմօթհիթ գ. Օրէնսդիր։

Théurgy թհի՛ըրճի գ. Աքանչելագործութիւն. հրաշագործութիւն։

Thew թհիու գ. Կենցաղ, ընթացք կենաց, սովորոյթ. հատակ, ակք։

They տհէյ դեր. Նոքա, այնոքիկ, նոքին։

Thick թհիք ած. Խիտ, թանձր, թանձրախիտ, թանձրամած. սերտ. պղտոր, աղղամախ. սոսւար, խոշոր, պինդ, խիստ. թաւ, խուռն, յաճախ. ծանր, ծանրալեզու. ծանրալսուր։ — -head, — -skin, շինական, բիրտ, թանձրամիտ։ — -headed, — -sculled, — -witted, պնդապլուխ, տգուշ, անմիտ։ — -set, թաւ, խիտ, հոծ։

Thick, գ. Խուռն, բազմութիւն, յաճախութիւն. խտութիւն, թաւուտ, մացառք։ — and thin, խոչընդոտն, արգել, խափան։

Thick, մ. Խուռն բազմութեամբ, գունդագունդ, յաճախ, սեղմ. խիտ առ խիտ. 'ի խորս, խորագոյնս։ — and threefold, խըմբովին, գունդագունդ, խուռն բազմութբ, խռնեալ, միմեանց զկնի։

To Thícken թհի՛քըն բ, ն. Սաստկացուցանել. խտացուցանել, թանձրացուցանել, պնդացուցանել, սերտել. զօրացուցանել, հաստատել. յաճախել, յորդել։

To Thícken, բ, չ. Սաստկանալ. խտանալ, թանձրանալ, սերտիլ, պնդանալ. յորդել, բազմանալ, խռնիլ. զօրանալ, սաստկանալ։

Thícket թհի՛քէթ գ. Թաւ անտառ, թաւուտ, մացառք, պրակ։

Thíckly թհի՛քլի մ. Խուռն, խիտ առ խիտ. յաճախ, միմեանց զկնի։

Thíckness թհի՛քնէս գ. Սաստկութիւն, թանձրութիւն, խորութիւն. խտութիւն, սերտութիւն, պնդութիւն. թաւութիւն. ծանրութիւն. խիտ առ խիտ կուտակութի։

Thief թհիֆ գ. Գող, աւազակ. քսուճրագի։ — -catcher, — -leader, — -taker, կալանաւորակալ։

To Thieve թհիվ բ, չ. Գողանալ։

Thíevery թհի՛վըրի գ. Գողութիւն, աւազակութիւն. գողունի։

Thíevish թհի՛վիշ ած. Տուեալ զանձն 'ի գողութի. գաղտագողի, զանխուլ, գաղտնի։

Thíevishly թհի՛վիշլի մ. Իբրև զգող, գաղտագողի։

Thíevishness թհի՛վիշնէս գ. Գողութիւն, սովորութիւն 'ի գողանալ։

Thigh թհայ գ. Ազդր, բարձ, զիստ։ — -bone, ոսկր զստի։

Thill թհիլ գ. Լծակ կամ քեղի կառաց։ — -horse, Thiller, կառաձիգ երիվար։

Thímble թհի՛մպլ գ. Մատնոց։

Thime տայմ գ. Ծոթրին (խոտ)։

Thin թհին ած. Նուրբ, բարակ, մանր. մաքուր, թեթև, անօսր, անդայտ, ցանցառ. սակաւ, նուազ, սակաւամարդ, փոքրիկ. նիհար, վտիտ, թոյլ, ակար։

Thin, մ. Ցրիւ, սակաւուք, նրբագոյնս, անօսր։

To Thin, բ, ն. Նրբացուցանել, անօսրացուցանել, նուազեցուցանել, պակասեցուցանել. քչացնել։

Thine տհայն դեր. Քո, քոյին. քոյք։

Thing թհինկ գ. Իր, ինչ, իմն։

Thíngum թհի՛նկըմ գ. Այս նիչ, այն ինչ։ Mr —, այս անուն, այն ոք։

To Think թհինք բ, չ. Խորհիլ, խոկալ, զմտաւ ածել. յիշել, յուշ ածել. համարել, կարծել, դատել. գիտել, հաստատել կամ դնել 'ի մտի։ — on, խորհիլ, զմտաւ ածել, հնարել։ — of, յարգել, ունել 'ի յարգի, համարել։

To Think, բ, ն. Խորհել, զմտաւ ածել. համարել, կարծել։ — much, քաջ խորհել, քննել, որոճալ 'ի միտս։ — scorn, ոչ արժան համարել, ոչ հաճիլ։

Thínker թհի՛նքըր գ. Որ խորհի կամ ըզմտաւ ածէ, որ քաջ քննէ։

Thínking թհի՛նքինկ գ. Խորհուրդ, մտածութիւն, խոկումն, քննութիւն. կարծիք, դատումն։

Thínly թհի՛նլի մ. Ցրիւ. դոյզն, սակաւուք։

Thínness թհի՛ննէս գ. Նրբութիւն, անօսրութիւն, անդայտութիւն. նուազութիւն, փոքրկութիւն. ցանցառութիւն։

Third թհըրտ ած. Երրորդ, երիր։

Third, գ. Երրորդ մասն. մանրերրորդ։

Thírdly թհը՛րտլի մ. Երրորդ։

Thirst թհըրսթ գ. Ծարաւ. ցանկութիւն, իղձ, փափաք. ումպ։

To Thirst, բ, չ. Ծարաւիլ, պապքիլ. ցանկալ, փափաքել։

To Thirst, բ, ն. Ծարաւիլ։

Thírstiness թհը՛րսթինէս գ. Ծարաւ, պապակումն 'ի ծարաւոյ, պապքումն։

Thírsty թհը՛րսթի ած. Ծարաւի, պապքեալ, 'ի խնդիր։

Thirtéen թհըրթի՛ն ած. Երեքտասան։

Thirtéenth թհըրթինթհ ած. Երեքտասաներորդ:

Thírtieth թհըրթիէթհ ած. Երեսներորդ:

Thírty թհըրթի ած. Երեսուն:

This տհիս դեր. Այս, ասի, աս:

Thístle թհիսըլ գ. Որոճ, ակքան, փուշ, տատասկ:

Thístly թհիսլի ած. Փշալից:

Thíther տհիտհըր մ. Այդր, անդր. ցանդր: — to, ցանդր, ցայն վայր: — ward, ասդի, յայս կողմն, աստ:

Tho' տհօ մ. Յայնժամ, ապա: Տ. Though.

To Thole թհօլ բ, չ. Սպասել առ վայր մի կամ վայրկեան մի:

Thong թհօնկ գ. Փոկ, խրամ:

Thorácic թհօրէսիք ած. Կրծոյ, լանջաց:

Thórax թհօրաքս գ. Լանջք, կուրծք:

Thorn թհօրն գ. Փուշ. մեշա, նեղութիւն: --back, կատուաձուկն (տափարակ ձուկն ինչ ծովային):

Thórny թհօրնի ած. Փշալից, փշոտ, փշեղէն, փշեայ. դժուարին, տաժանելի:

Thórough թհըրօ նխ. Ընդ, անցեալ ընդ մէջ: Տես Through.

Thórough, ած. Ողջոյն, անթերի, բովանդակ, տիրապէս, քաջ. որ անցանէ ընդ մէջ:

Thóroughfare թհըրօֆէր գ. Անցք ընդ մէջ, անցք:

Thórougly թհըրօլի մ. Ողջոյն, բովանդակ, լիով, քաջ, տիրապէս, բոլորովին, ամենեւին:

Thoroughpáced թհըրօփէյստ ած. Ողջոյն, կատարեալ, անթերի:

Thóroughsped թհըրօսփէտ ած. Աւարտեալ, կատարեալ, անթերի:

Thoroughstích թհըրօսթիչ մ. Լիով, գլխովին, տիրապէս:

Those տհօզ դեր. Այնոքիկ, նոքին:

Thou տհաու դեր. Դու:

To Thou, բ, ն. Դու կոչել զոք:

Though տհօ շ. Թէ եւ, թէպէտեւ. սակայն: As —, իբրեւ թէ, որպէս թէ:

Thought թհօթ. Կատարեալ ժամանակ եւ անցեալ ընդունելութի to Think բայի:

Thought, գ. Խորհուրդ, միտք, գիտումն. խոկումն, մտածութիւն. կարծիք, հոգ, խնամ, փոյթ. ակնկալութիւն: A —, սակաւիկ մի, գոյզն ինչ, խուն մի:

Thóughtful թհօթֆուլ ած. Մտախորհ, մտածու. հոգածու, բազմահոգ. խնամածու:

Thóughtfully թհօթֆուլլի մ. Յառեալ ի խորհուրդս. խնամով:

Thóughtfulness թհօթֆուլնէս գ. Յառումն ի խորհուրդս, խորին մտածութի. հոգ, խնամ, հոգատարութիւն:

Thóughtless թհօթլէս ած. Անհոգ, անփոյթ. անխորհուրդ, ապուշ:

Thóughtlessly թհօթլէսլի մ. Յանհոգս, անմտաբար, անխորհրդաբար:

Thóughtlessness թհօթլէսնէս գ. Անհոգութիւն, անմտածութիւն:

Thóughtsick թհօթսիք ած. Նեղեալ կամ մաշեալ ի խորհուրդս, հոգած:

Thóusand թհաուզընտ ած, եւ գ. Հազար. բազմութիւն:

Thóusandth թհաուզընտթհ ած. Հազարերորդ. բազմաթիւ, բիւրաւոր:

Thráldom թհրօլտըմ գ. Գերութիւն, ստրկութիւն, ծառայութիւն:

Thrall թհրօլ գ. Ստրուկ, գերի, ծառայ. գերութիւն, ստրկութիւն, կապանք:

To Thrall, բ, ն. Գերել, կապել:

To Thrash թհրէշ բ, ն. Կասել, ծեծել ցորեան. ծեծել, գանել:

To Thrash, բ, չ. Աշխատիլ, աշխատ լինել, տաժանիլ:

Thrásher թհրէշըր գ. Որ կասէ կամ ծեծէ ցորեան:

Thráshingfloor թհրէշինկֆլօր գ. Կալ ցորենոյ:

Thrasónical թհրէսօնիքըլ ած. Մեծապանծ, պանծացող, սնափառ:

Thrave թհրէյվ գ. Խուրձ, ջոկ, խաշն. քսանեւչորս թիւ:

Thread թհրէտ գ. Թել, ասղանի. կարգ, շարք, ընթացք:

To Thread, բ, ն. Անցուցանել ընդ ծակն. անցանել ընդ, հատանել:

Thréadbare թհրէտպէր ած. Պատառոտուն, մաշեալ, հնոտի, անպիտան: [լից:

Thréaden թհրէտըն ած. Յօրինեալ ի թե-

Thréady թհրէտի ած. Լի մանր թելիւք, բազմաթել:

Threat թհրէթ գ. Սպառնալիք:

To Threat, բ, ն. Սպառնալ, երկեցուցանել, սաստել:

Thréatener թհրէթնըր գ. Սպառնացող:

Thréatening թհրէթնինկ գ. Սպառնալիք, սպառնացումն:

Thréateningly թհրէթնինկլի մ. Սպառնագին, լի սպառնալեօք:

Three թհրի ած. Երեք. խուն, գոյզն: --fold, եռապատիկ, երեքկուսի, երրեակ: --pence, արծաթի դրամ ինչ փոքրիկ: --penny, նուաստ, չնչին: --pile, թաւիշ ընտիր: --piled, ցցապատ կամ հաստատեալ ի վերայ միմեանց, քաջամուր, երիցս հաստատուն: --score, երիցս քսան, վաթսուն:

Threnódy թհրէնօտի գ. Ողբերգութիւն, ողբ:

Thrésher թհրէշըր. Տես Thrasher.

Thréshold թհրէշհօլտ գ. Սեամք:

Threw թհրու. Կատարեալ ժամանակ to Throw բայի:

Thrice թհրայս մ. Երիցս. բազմօք, յոյժ:

To Thrid թհրիտ բ, ն. Անցուցանել ընդ, սողոսկել:

Thrift թհրիֆթ գ. Օգուտ, շահ, մեծութիւն, սառացուածք. անտեսութիւն, անխայումն, սակաւապիտութիւն. բոյս ինչ:

Thríftily թհրիֆթիլի մ. Ճշդելով, խնայելով, սակաւապիտութեամբ:

Thríftiness թհրիֆթինէս գ. Ճշդութիւն, խնայումն, անտեսութիւն:

Thríftless թհրիֆթլէս ած. Անխնայ, շռայլ. անտառակ:

Thrífty թհրիֆթի ած. Անխնայող, ճիշդ, չափաւոր, զգաստ, սակաւապէտ. քաջ անօրինեալ:

To Thrill թհրիլ բ, ն. Ծակել, թափանցել, անցանել, խոցել, հարկանել, մտանել. պատառել:

To Thrill, բ, չ. Ազդու կամ թափանցանց լինել. սաստիկ հնչել 'ի լսելիս. սարսիլ, դողալ:

To Thrive թհրայվ բ, չ. Յաջողիլ, աճել, մեծանալ, առաւելուլ, բարգաւաճել, ուռճանալ, տարածիլ:

Thríver թհրայվըր գ. Յառաջադէմ, որ աճէ կամ մեծանայ:

Thrívingly թհրայվինկլի մ. Յաջողութբ, բարեբաստութեամբ, յառաջադէմս:

Thro' թհրօ. Տես Through.

Throat թհրօթ գ. Որկոր, կոկորդ, խռչափող. անգք:--pipe, խռչափող:--wort, բոյս ինչ որոյ արմատ է անուշահոտ:

Throb թհրօպ գ. Տրոփումն, բաբախումն սրտի:

To Throb, բ, չ. Տրոփել, բաբախել սրտի. հարկանել, բաբախել:

Throe թհրօ գ. Երկն յղւոյ, երկունք. ցաւք անհնարին, տագնապ:

To Throe, բ, ն. Յանհնարինս նեղել, տագնապեցուցանել, տառապեցուցանել:

Throne թհրօն գ. Գահ, գահոյք, աթոռ:

To Throne, բ, ն. Նստուցանել յաթոռ թագաւորութեան:

Throng թհրօնկ գ. Խուժան, ամբոխ, խառն, խուռն բազմութիւն:

To Throng, բ, չ. Խռնիլ, դիզանալ, բազմանալ: [զմիմեանս:

To Throng, բ, ն. Նեղել կամ կոխել

Thróstle թհրօսըլ գ. Տորդիկ (թռչ.):

Thróttle թհրօթթըլ գ. Խռչափող, հագագ:

To Thróttle, բ, ն. Խեղդել, հեղձուցանել, հեղձամղձուկ առնել: [Thrive բայի:

Throve թհրօվ. Կատարեալ ժամանակ to

Through թհրու նխ. Ընդ, ընդ մէջ. 'ի ձեռն, վասն, յաղագս, 'ի սակս:

Through, մ. Ընդ մէջ. ողջոյն, բովանդակ, ընդ ամենայն, ամբողջ, կատարեալ, քաջ. ցկատարած:

Thróughbred թհրուպրէտ ած. Քաջ դաստիարակեալ, ամբողջ վարժեալ, քաջակիրթ:

Throughlíghted թհրուլայթէտ ած. Ողջոյն լուսաւորեալ, համապայծառ:

Thróughly թհրուլի մ. Ողջոյն, բոլորովին. քաջ, ամբողջ, հաստատուն:

Throughóut թհրուաուտ նխ. Ընդ, ընդ ամենայն:

Throughóut, մ. Յամենայն տեղիս, ընդ ամենայն կողմանս, ողջոյն, բոլորովին:

Throughpáced թհրուփէյսդ ած. Կատարեալ, անթերի, քաջ:

Throw թհրօ գ. Ընկեցումն. քուէարկութիւն, վիճակընկեցութիւն. հարուած, բաղխումն. ջանք, ճիգն. երկն յղւոյ, երկունք: Տես Throe. Stone's –, քարընկէց:

To Throw, բ, ն. Արկանել, ընկենուլ, ձգել. արձակել. ցրուել, սփռել, տարածել. հանել, խլել. դնել, հաստատել. դարձուցանել: – away, 'ի բաց ընկենուլ, կորուսանել, վատնել, ցրուել: – by, 'ի բաց դնել, թողուլ: – down, 'ի վայր ընկենուլ, զգետնել, կործանել: – off, 'ի բաց ընկենուլ, թողուլ. մերժել, վարել, 'ի բացեայ առնել: – out, 'ի վեր արկանել, առնել. մերժել, հեռացուցանել, 'ի բաց վարել, հալածել, վտարել. 'ի բաց հանել: – up, թողուլ 'ի բաց, ընկենուլ. հանել, արձակել. արկանել:

To Throw, բ, չ. Ընկենուլ, արկանել: – about, 'ի խնդիր լինել հնարից, հնարս խնդրել:

Thrówer թհրօըր գ. Ընկեցող, արկող:

Thrum թհրըմ գ. Վերջք, ծոպ. առէջք կտաւոյ:

To Thrum, բ, ն. Զարաչար հարկանել կամ հնչեցուցանել:

Thrush թհրըշ գ. Տորդիկ (թռչուն). ուռոյցք փոքրիկ 'ի բերանի:

Thrust թհրըսթ գ. Հարուած, բաղխումն, զարկուած:

To Thrust, բ, չ. Հարկանել, մխել. մխիլ, մտանել, անցանել, խառնիլ. խռնիլ:

To Thrust, բ, ն. Ճնշել, ճմլել, քամել, սեղմել, մղել. արկանել, վարել, մխել, մխել, մուծանել, անցուցանել. սախել, բռնադատել. մերժել, վանել, հալածել, հանել 'ի բաց, խլել, հարկանել:

Thrúster թհրըսթըր գ. Մղող, հարող:

Thrústle թհրըսըլ գ. Տորդիկ (թռչ.):

To Thryfállow թհրայֆէ՛լօ բ, ն. Երրորդ անգամ վարել կամ հերկել:

Thumb թհըմ գ. Բոյթ, բթամատն: Miller's –, ձուկն ինչ: – -band, կծիկ կամ կապ բթամանման: – -latch, դռնափակ: – -stal, մատնոց բութին:

To Thumb, բ, չ. Զարաչար 'ի կիր արկանել, եղծանել:

Thump թհըմփ գ. Հարուած, բաղխիւն:

To Thump, բ, ն. Հարկանել, բաղխել:

To Thump, բ, չ. Անկանիլ, զարկանիլ:

Thúmper թհը՛մփըր գ. Հարկանող:

Thúnder թհը՛նտըր գ. Որոտումն. շանթ, կայծակն. թնդիւն, բոմբիւն: – -bolt, կայծակն, շանթ: – -clap, հարուած կայծական: – -shower, անձրև որոտաձայն և փայլակնացայտ: – -stone, շանթ, կայծակըն: – -storm, փոթորիկ որոտալից:

To Thúnder, բ, չ. Որոտալ. հնչել:

To Thúnder, բ, ն. Հնչեցուցանել. մեծաձայն հրատարակել, կարդալ:

Thúnderer թհը՛նտըրըր գ. Որոտացող. շանթաձիգ, շանթընկէց:

Thúnderous թհը՛նտըրըս ած. Որոտընդոստ. շանթաձիգ, կայծականացայտ:

To Thúnderstrike թհը՛նտըրսթրայք բ, ն. Հարկանել կայծակամբ, շանթահար կամ կայծականահար առնել, շանթաձիգ լինել. սասանեցուցանել, ափշեցուցանել, զարհուրեցուցանել:

Thúnderstruck թհը՛նտըրսթրըք ած. Շանթահար, կայծականահար:

Thúndery թհը՛նտըրի ած. Մրրկայոյզ:

Thúrible թհիու՛րիպըլ գ. Բուրվառ:

Thuríferous թհիուրի՛ֆէրըս ած. Խնկաբեր:

Thurificátion թհիուրիֆիքէ՛շըն գ. Խնկարկութիւն:

Thúrsday թհը՛րզտի գ. Հինգշաբաթի: Maundy –, աւագ հինգշաբաթի:

Thus տհըս մ. Այսպէս, ըստ այսմ օրինակի: – far, մինչև, ցայս վայր, այսքան, այսչափ: – and –, այսպէս և այնպէս:

Thwack թհուէք գ. Հարուած, բաղխիւն, գան:

To Thwack, բ, ն. Հարկանել, բաղխել, ծեծել, գանել:

Thwart թհուօրթ ած. Խոտորնակ, խոտորնական, առ 'ի շեղ. թիւր, մոլար, խոտորեալ, անօրէն, հակառակ:

To Thwart, բ, ն. Ընդ մէջ անցանել, անցանել ընդ. հակառակել, ընդդէմ դառնալ. թիւրել, խոտորեցուցանել, խափանել:

To Thwart, բ, չ. Հակառակիլ, ընդդէմ [դառնալ:

Thwártingly թհուօ՛րթինկլի մ. Խոտորնակի, ընդդէմ, ներհակ:

Thy տհայ դեր. Քո, քոյին, քոյք:

Thyme թայմ գ. Ծոթրին:

Thysélf տհայսէ՛լֆ դեր. Դու ինքն, զքեզ ինքն, զքեզ, զանձն քո:

Tíar, Tiára թա՛յար, թայէ՛րէ գ. Խոյր, մխիթր, թագ, պսակ:

To Tice թայս բ, ն. Արկանել, ձգել. հրապուրել, թակարդել:

Tick թիք գ. Փոխ, հաշիւ անվճար. շանաճանճ, ձիատտաց. տատտա. պահպան:

To Tick, բ, չ. Փոխ առնուլ. հաւատալ:

Tícken թի՛քըն գ. Աստառ, պահպան:

Tícket թի՛քէթ գ. Հաշուեգիր, գիր հաշուոյ, տոմսակ:

Tíckle թի՛քըլ ած. Յողդողդ, երերուն, անհաստատ:

To Tíckle, բ, ն. Խտղել, մարմաջեցուցանել. զուարճացուցանել, հեշտացուցանել:

To Tíckle, բ, չ. Խտղիլ, մարմաջել. բերկրիլ, զուարճանալ:

Tícklish թի՛քլիշ ած. Խտղուն. յողդողդ, անհաստատ, զայթագայթուն. դժուարին, բազմավտանգ:

Tícklishness թի՛քլիշնէս գ. Լինելն խտղողուն, յողդողդ կամ դժուարին:

Tícktack թի՛քթէք գ. Նարդ, տաւլեղ, տախտ նարդի:

Tid թիտ ած. Գիրգ, փափուկ, համադամ: – bit, պատառ համադամ:

To Tíddle, to Tídder թի՛տըլ, թի՛տըր բ, ն. Գրգել, գգուել, հաճել:

Tide թայտ գ. Ժամանակ, եղանակ. մակընթացութիւն և տեղատուութիւն ծովու. ալմուկ, խռովութիւն, յուզմունք. ընթացք, հոսանք: – -gate, սահանք, պատուհան: – sman, մաքսապետ: – -waiter, մաքսաւոր:

To Tide, բ, ն. Ձգել, վարել (ալեաց):

To Tide բ, չ. Ձգիլ յալեաց, հոսիլ, յուզիլ, խռովիլ:

Tídily թա՛յտիլի մ. Զգուշութեամբ, ըստ պատշաճի, վայելուչս:

Tídiness թա՛յտինէս գ. Պատշաճութիւն, մաքրութիւն, յարմարութիւն:

Tídings թա՛յտինկզ գ. Լուր, նոր զրոյցք, նորալուրք, անցք, պատմութիւն, առասպելք, նոր ինչ:

Tídy թա՛յտի ած. Յարմար, պատշաճաւոր, 'ի դէպ, վայելուչ, մաքուր:

Tie թայ գ. Հանգոյց, կապ, կապանք. պարտաւորութիւն. յօդ, լօդ:

To Tie, բ, ն. Կապել, պրկել, կաշկանդել, պնդել, հաստատել. յօդել, կցել, յարել. արգելուլ, խափանել. պարտաւորել, ստիպել:

Tier տիր գ. Շարք, կարգ, դար:
Tierce տէրս գ. Չափ կամ անօթ ինչ հեղանիւթոց:
Tiércet տէրսէտ գ. Եռատող ոտանաւոր:
Tiff տիֆ գ. Ըմպելիք. զայրոյթ, ցասումն: [նալ:
To Tiff, բ, չ. Գրգռիլ, ցասնուլ, զայրա-
Tíffany տիֆֆէնի գ. Կերպաս կամ սեռ ինչ նրբանիւթ:
Tige տայճ գ. Բուն սեան:
Tíger տայկըր գ. Վագր:
Tight տայտ ած. Պինդ, պրկեալ, ձիգ. մաքուր, յարդարուն, վայելչազարդ, մաքրասէր:
To Tíghten տայտըն բ, ն. Պրկել, պնդել:
Tíghter տայտըր գ. Կապ, ժապաւէն, լար:
Tíghtly տայտլի մ. Պինդ, պնդագոյնս. վայելուչս, գեղեցիկս:
Tíghtness տայտնէս գ. Պնդութիւն, սեղմութիւն. վայելչութիւն, մաքրութիւն, վայելչազարդութիւն:
Tígress տայկրէս գ. Մատակ վագր:
Tike տայք գ. Շանաճանճ. շուն ինչ:
Tile տայլ գ. Կղմինտր: [կել:
To Tile, բ, ն. Ծածկել կղմինտրօք. ծած-
Tíler տայլըր գ. Կղմինտրագործ. որ ծածկէ կղմինտրօք զյարկս տան:
Tíling տայլինկ գ. Առաստաղ կամ յարկ կղմինտրապատ:
Till տիլ գ. Փանձանակ կամ դրամանոց ի կրպակի:
Till, նխ. Մինչև, մինչ, ց: – now, մինչև ցայժմ, ցարդ, ցայսօր ժամանակի: – then, մինչև ցայնժամ, ցայն վայր:
Till, մ. Մինչև, ցայնչափ մինչև:
To Till, բ, ն. Հերկել, մշակել, արօրագիծ կամ ակօսաբեկ առնել:
Tíllable տիլլէպլ ած. Հերկելի, մշակելի:
Tíllage տիլլէճ գ. Հերկագործութիւն, հողագործութիւն, երկրագործութ՟ն, մշակութիւն:
Tíller տիլլըր գ. Հողագործ, երկրագործ, մշակ. ղեկ նաւակի. արկղիկ, գզրոց:
Tílling տիլլինկ. Տես Tillage.
Tílman տիլմէն գ. Հողագործ, մշակ, երկրագործ:
Tilt տիլտ գ. Վրան. յարկ կամ ծածկոյթ նաւակի. արգնբնկէց խաղարկութ՟ն, նիզակախաղութիւն. հարուած:
To Tilt, բ, ն. Ծածկել, յարկել. զէն շարժել, հարկանել. զատ ՚ի վայր խոնարհեցուցանել:
To Tilt, բ, չ. Արգնբնկէց լինել, խաղալ նիզակաւ. ընդհարկանել. խաղալ, շարժիլ. խոնարհիլ. թէքիլ. կործանել:

Tílter տիլտըր գ. Արգնբնկէց, նիզակախաղաց:
Tilth տիլթհ գ. Հերկագործութիւն, հողագործութիւն, մշակութիւն:
Tilth, ած. Մշակելի, մշակեալ:
Tímbal տիմպըլ գ. Թմբուկ հեծելոց:
Tímber տիմպըր գ. Տախտակ, ատաղձ, փայտ ՚ի պէտս շինուածոց. բուն, սրմ. հեծան, գերան. նիւթք: – yard, շտեմարան փայտի:
To Tímber, բ, չ. Հանգչիլ կամ բոյն դնել ՚ի վերայ ծառոյ:
To Tímber, բ, ն. Փայտաշէն կամ տախտակամած յօրինել, ատաղձագործ շինել:
Tímbered տիմպըրտ ած. Շինեալ, յօրինեալ, յարմարեալ:
Tímbrel տիմպրէլ գ. Դափ, ծնծղայ:
Time տայմ գ. Ժամանակ, ժամ, պահ. միջոց, վայր. ժամանակք, դար. միջոց կամ ընթացք ժամանակի. ժամ, պատեհ, պարապ. ժամանակ ծննդեան, երկունք. անգամ, նուագ. ամանակ (ըստ երաժշտաց):
To Time, բ, ն. Յարմարել կամ առնել ըստ ժամանակին. յարմարել զնուագարանն:
Tímeful տայմֆուլ ած. Ըստ ժամանակին, պատեհ, դիպող, դէպ, յարմար:
Tímeless տայմլէս ած. Անդէպ, անպատեհ, անտեղի. տարաժամ, ապաժամ, անհոյն:
Tímely տայմլի ած. Դիպող, դէպ, յարմար. վաղ, կանուխ: [խաւ:
Tímely, մ. Ի ժամու, վաղագոյն, կան-
Tímepleaser տայմփլիզըր գ. Որ յարմարէ զանձն ըստ ժամանակին, բարեմարգիկ, մարդահաճոյ:
Tímeserving տայմսըրվինկ գ. Բարեմարգութիւն, մարդահաճութիւն:
Tímid տիմիտ ած. Երկչոտ, վեհերոտ:
Timídity տիմիտիտի գ. Երկչոտութիւն, երկիւղ, վեհերոտութիւն: [չոտ:
Tímorous տիմըրըս ած. Երկիւղած, երկ-
Tímorously տիմըրըսլի մ. Երկիւղածութեամբ, ահիւ, երկիւղիւ, երկչոտութ՟բ:
Tímorousness տիմըրըսնէս գ. Երկիւղածութիւն, երկչոտութիւն:
Tin տին գ. Անագ. անագեայ անօթք:
To Tin, բ, ն. Օծանել կամ դրուագել անագաւ, անագել:
Tíncal տինքըլ գ. Հանք ինչ:
Tíncture տինքչիւր գ. Ներկ, գոյն, երանգ. առգոր, տպաւորութիւն. ոգի (բժշկական):
To Tíncture, բ, ն. Ներկել, գունել. առգորել, տպաւորել:
To Tind տինտ բ, ն. Վառել, լուցանել:

Tínder թինտըր գ. Աբեթ, լուցկիք: — -box, հրավառելիք, հրահան:

Tine թայն գ. Երկժանի, եռժանի. վիշտ, նեղութիւն, տագնապ:

To Tine, բ. ն. Վառել, լուցանել, բորբոքել:

To Tine, բ. չ. Նեղիլ, զայրանալ, բորբոքիլ, կռուիլ, մարանչիլ:

To Tinge թինճ բ. ն. Ներկել, գունել. թաթաւել. տոգորել, տպաւորել:

Tíngent թինճընթ ած. Ներկող, գունաւորիչ:

Tínglass թինկլէս գ. Հանք ինչ կիսամետալ:

To Tíngle թինկլըլ բ. չ. Հնչել, թնդալ. զգալ յանձին:

To Tink թինք բ. չ. Հնչել, զօղանջել:

Tínker թինքըր գ. Պղնձագործ, կաթսայագործ:

To Tínkle թինքըլ բ. չ. Զօղանջել, հնչել, թնդալ, գանչիլ:

Tínman թինմէն գ. Որ գործէ անագեայ անօթս կամ երկաթի ամանակս օծեալ անագաւ:

Tínner թիններ գ. Որ գործէ 'ի մետաղս անագի:

Tínny թիննի ած. Անագաշատ:

Tínpenny թինփէննի գ. Մաքս ինչ:

Tínsel թինսըլ գ. Կտաւ կամ զգեստ զառիկեալ. զառիկ. սնթենթ, սնոտի պաճուճանք:

To Tínsel, բ. ն. Զառիկել. սնթենթել, ընդ խաբս պաճուճել:

Tint թինթ գ. Ներկ, գոյն, երանգ:

Tíny թայնի ած. Փոքր, փանաքի, գուղնաքեայ, չնչին:

Tip թիփ գ. Ծայր, ծագ, սայր:

To Tip, բ. ն. Յօրինել զծայրն, դնել զսայր. հարկանել: — one the wink, ակնարկել, ակնարկի առնել:

Típpet թիփփէթ գ. Վարշամակ պարանոցի:

Típple թիփփըլ գ. Ըմպելիք:

To Típple, բ. չ. Արբենալ, զեղխիլ, շուայտիլ:

To Típple, բ. ն. Անյագ կամ յանչափս ըմպել:

Típpled թիփփըլտ ած. Արբշիռ, արբեալ:

Típpler թիփլըր գ. Արբշիռ, արբեցող:

Típstaff թիփսթէֆ գ. Որ կրէ զգաւազան արծաթածայր. գաւազան արծաթածայր:

Típsy թիփսի ած. Արբեալ, զուարթացեալ 'ի գինւոյ:

Típtoe թիփթօ գ. Ծայր մատանց ոտից:

Tire թիր գ. Տարք, կարգ, սար. խոյր, միթր: Տես Tiar կամ Tiara. զարդ. հանդերձանք: — woman, կին խոյրարար. սենեկապետ տիկին դշխոյի:

To Tire թայր բ. ն. Աշխատ առնել, վաստակեցուցանել, պարտասեցուցանել, ձանձրացուցանել, նեղել. զարդարել զգլուխ:

To Tire, բ. չ. Աշխատ լինել, խոնջել, վաստակիլ, պարտասիլ, լքանիլ. ձանձրանալ, յափրանալ:

Tíredness թայրտնէս գ. Վաստակ, լքումն, ձանձրութիւն:

Tíresome թայրսըմ ած. Նեղիչ, ձանձրացուցիչ, ձանձրալի, դժուարին:

Tíresomeness թայրսըմնէս գ. Նեղութիւն, դժուարութիւն, ձանձրութիւն:

Tíringhouse, Tíringroom թայրինկհաուս, թայրինկրում գ. Սենեակ զգեստուց դերասանաց:

Tírwit թըրուիթ գ. Վայրի սիրամարգ:

'Tis թիզ. Համառօտութիւն It is բառից:

Tísic թիզիք գ. Թոքացաւք, թոքախտութիւն:

Tísical թիզիքէլ ած. Թոքացաւ, թոքացաւոց:

Tíssue թիշու գ. Ոսկեհուռ կամ ծաղկեայ կերպաս, դիպակ:

To Tíssue, բ. ն. Հիւսել ոսկեթել, երփնազարդ յօրինել:

Tit թիթ գ. Մատաղաձի (տճ. փիթիլէ). կին անպիտան. թռչուն ինչ փոքրիկ, թըրկամար: — -bit, անուշահամ խորտիկք: — lark, արտոյտ (արեգակնադ, տճ. չայըր գուշու):

Títhable թայթհէպըլ ած. Տասանորդելի:

Tithe թայթհ գ. Տասանորդ. տասներորդ կամ փոքրիկ մասն:

To Tithe, բ. ն. Տասանորդել, առնուլ կամ ժողովել զտասանորդ:

To Tithe, բ. չ. Տասանորդել, տալ կամ հանել զտասանորդ:

Títher թայթհըր գ. Տասանորդող, որ ժողովէ զտասանորդս:

Títhing թայթհինկ գ. Ընկերութիւն տասն արանց հանդերձ ատենիւ իւրեանց. տասանորդութիւն, տասանորդ: — -man, տասնապետ:

To Títillate թիթիլլէյթ բ. չ. Խտղել, մարմաջել, հեշտանալ:

Titillátion թիթիլլէյշըն գ. Խտղումն, մարմաջումն. խտղանք, հեշտութիւն, բերկրութիւն, հաճութիւն:

Títle թայթըլ գ. Տիտղոս. գլուխ բանի, բովանդակութիւն. պատուանուն. անուանակոչութիւն, մականուն. խորագիր, վերնագիր. իրաւունք, իշխանութիւն: — -page, մակագիր, խորագիր, վերնագիր:

To Títle, բ. ն. Տալ զմականուն, կոչել, անուանել, դնել զանուն:

Títleless թայթըլլէս ած. Անանուն, անտիտղոս, անծանօթ:

Títter տի՛տտըր գ. Ծաղր, ծիծաղ:

To Títter, բ, ն. Ծաղր առնել, ծիծաղիլ:

Títtle տի՛տտըլ գ. Յօդ, նշանախեց, փոքրիկ մասն, խուն ինչ, դոյզն ինչ:

Títtletattle տի՛տըլտէտըլ գ. Աղճատանք, ճառատանք, սնախաբանութիւն:

To Títtletattle, բ, չ. Ճառատել, շաղակրատել, բարբանջել:

Titubátion տիտիուպէ՛շըն գ. Գեղեանք, տատամնութիւն:

Títular տի՛տիուլըր ած. Տիտղոսական, անուամբ եւեթ: [կոչութիւն:

Titulárity տիտիուլէ՛րիտի գ. Անուանա-

Títulary տի՛տիուլըրի ած. Անուամբ եւեթ:

Títulary, գ. Տիտղոսաւոր, որ ունի զիրաւունս:

Tívy տի՛վի ած. Արագ, հապճեպ, շտապ:

To տու. մ, և նխ. Առ, 'ի, ընդ, ց. ըստ, 'ի ձեռն, վասն: — -day, այսօր: — -morrow, վաղը: — -night, յայսմ գիշերի, 'ի գիշերի:

Toad տօտ գ. Ազգ ինչ խոշոր և ապեղ գորտոց: — -fish, ձուկն ինչ ծովու: — -flax, բոյս ինչ: — -stone, քար ինչ: — -stool, բոյս ինչ սնկանման:

Toast տօստ գ. Պատառ հացի խորովեալ. պատառ հացի խորովածոյ և թըրջեալ. բաժակ 'ի կենդանութիւն:

To Toast, բ, ն. Խորովել, չորացուցանել. ըմպել զբաժակն 'ի կենդանութիւն ուրուք:

Tóaster տօ՛ստըր գ. Որ ըմպէ 'ի կենդանութիւն ուրուք:

Tobácco տօպէ՛քքօ գ. Ծխախոտ:

Tobácconist տօպէ՛քքօնիստ գ. Որ վաճառէ զծխախոտ:

Tod տօտ գ. Թուփ, մացառ. կշիռ քըսանեւութ լտերաց:

Toe տօ գ. Մատունք ոտից, ոտն:

Toft տօֆտ գ. Տեղի խոպանացեալ:

Tóged տօ՛կէտ ած. Պատմուճանազգեաց, պատմուճանաւոր:

Togéther տօկէ՛տհըր մ. Ի միասին, միահաղոյն, միանգամայն, անընդհատ: — with, 'ի միասին, ընդ, կից:

Toil տօյլ գ. Աշխատութիւն, վաստակ, նեղութիւն. երագաղ, պատական, ցանց, թակարդ, որոգայթ:

To Toil, բ, չ. Աշխատիլ, աշխատ լինել, վաստակիլ, տաժանիլ:

To Toil, բ, ն. Աշխատ առնել, վաստակեցուցանել. նեղել, ձանձրացուցանել:

Tóilet տօ՛յլէտ գ. Գզրոց կամ սպաս զարդուց (տիկնոջ):

Tóilsome տօ՛յլսըմ ած. Բազմաշխատ, դըժուարին, տաժանելի, ծանրատաղտուկ:

Tóilsomeness տօ՛յլսըմնէս գ. Ծանրութիւն, դժուարութիւն:

Tóken տօ՛քըն գ. Նշան, նշանակ, ցոյց. պարգեւ 'ի նշան բարեկամութեան:

To Tóken, բ, ն. Նշանակել, ցուցանել:

Told տօլտ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Tell բայի:

To Tole տօլ բ, ն. Ձգել, քարշել, հանել:

Tólerable տօ՛լըրէպըլ ած. Տանելի, հանդուրժելի, դիւրին. բաւական, միջակ, չափաւոր:

Tólerableness տօ՛լըրէպըլնէս գ. Լինելն տանելի կամ բաւական, չափաւորութիւն:

Tólerably տօ՛լըրէպլի մ. Տանելի իմն օրինակաւ, ըստ բաւականին, չափաւորապէս, ոչ կարի: [տոկ:

Tólerance տօ՛լըրէնս գ. Համբերութիւն,

To Tólerate տօ՛լըրէյտ բ, ն. Տանիլ, ներել, զիջանիլ, անտես առնել. համբերել, հանդուրժել:

Tolerátion տօլըրէ՛յշըն գ. Ներումն, զիջումն, թոյլատուութիւն:

Toll տօլ գ. Բաժ անցից կամ աղատուէ:

To Toll, բ, չ. Վճարել զբաժ անցից. առնուլ բաժ. հնչել կամ հարկանել զանգակի:

To Toll, բ, ն. Հնչեցուցանել կամ հարկանել ընդհատ զանգակ. 'ի բաց բառնալ, խափանել. բառնալ կամ դրդուել:

Tóllbooth տօ՛լպութհ գ. Բանտ ինչ:

To Tóllbooth, բ, ն. Ի բանտ արկանել, բանդել:

Tollgátherer տօլկէ՛տհըրըր գ. Որ հանէ կամ ժողովէ բաժ անցից, բաժառու:

Tólsey տօ՛լսի. Տես Tollbooth.

Tolutátion տօլիուտէ՛յշըն գ. Արագ ընթացք, արշաւանք: [մանն:

Tomb տում գ. Տապան, շիրիմ, գերեզ-

To Tomb, բ, ն. Թաղել:

Tómbless տո՛ւմլէս ած. Անշիրիմ:

Tómboy տօ՛մպօյ գ. Մանուկ անպիտան. աղջիկ լկտի:

Tome տօմ գ. Հատոր գրոց. գիրք, մատեան:

Tomtít տօմտի՛տ. Տես Titmouse.

Ton տըն գ. Չափ ինչ ծանրութեան: Տ. Tun.

Tone տօն գ. Ոլորակ կամ եղանակ (ըստ երաժշտաց). հնչիւն, ձայն, բարբառ. արտասանութիւն. մրմունջ, հեծութիւն. առողջութիւն, կարողութիւն ընդարձակելոյ և սեղմելոյ: [Tongs.

Tong տընկ գ. Ալաք մուճակաց: Տես

Tongs տընկզ գ. Ունելիք (կայծակաց, և այլն):

Tongue տընկ գ. Լեզու. բարբառ, խօսք.

աղդ, ազն. լեզուակ կշռոյ: To hold the –, ունել զլեզուն, լռել: [մանել:

To Tongue, բ, ն. Կշտամբել, յանդի-

To Tongue, բ, չ. Լինել լեզուագար կամ շաղակրատ, շաղակրատել:

Tóngued թընկտ ած. Լեզուաւոր:

Tóngueless թընկլէս ած. Անբարբառ, անխօսուն, անբան, համր. անյիշատակ, անծանօթ:

Tónguepad թընկփէտ գ. Շատախօս, շաղակրատ, բաղմաբան:

Tonguetíed թընկթայտ ած. Ծանրալեզու, որ ոչ կարէ խօսել համարձակ:

Tónic, Tónical թօնիք, թօնիքըլ ած. Առաձգական. եղանակային (խազ՝ ըստ երաժշտաց):

Tónnage թընէճ գ. Մաքս ինչ վաճառաց ըստ կշռոյն:

Tónsil թօնսիլ գ. Մսանուտք կոկորդին:

Tónsure թօնշուր գ. Հերակտրութիւն, խուզումն հերաց:

Too թու մ. Նաև, եւ առաւել, յոյժ, կարի. եւ, այլեւ, և եւ, նաև, առաւելին, այլև, գարձեալ, նոյնպէս:

Took թուք. Կատարեալ ժամանակ և երբեմն անցեալ ընդունելութիւն to Take բայի: [տու:

Tool թուլ գ. Գործի. օգնական, ձեռն-

To Toot թութ բ, չ. Ձայնել, հետազօտել:

Tooth թութ (յոգն. teeth) գ. Ատամն. քիմք, ճաշակ. ատամն կամ մատունք գործեաց: – and nail, ճիգն, բանութիւն, կատաղութիւն: To the teeth, յերեսս, գէմ յանդիման, համարձակ, յայտնապէս: To cast in the teeth, յերեսս հարկանել, համարձակ կշտամբել: In spite of the teeth, 'ի նախատինս կշտամբանաց կամ անիրաւութեանց ուրուք: To show the teeth, կրճտել զատամունս, սպառնալ: – -ache, ատամնացաւ: – -drawer, ատամնահան: – -pick, – -picker, քչփորիկ, ատամնակրկուտ:

To Tooth, բ, ն. Յօրինել ատամունս, ատամնաւոր գործել. անցուցանել զատամունս գործեաց ընդ միմեանս:

Tóothed թութտ ած. Ատամնաւոր:

Tóothless թութլէս ած. Ատամնաթափ, ատամնատ, ժանատ:

Tóothsome թութսըմ ած. Քաղցր 'ի քիմս, համեղաճաշակ:

Tóothsomeness թութսըմնէս գ. Քաղցրութիւն, համեղութիւն:

Top թօփ գ. Գագաթն, գլուխ, կատար, արտեւան, ծայր, ծագ, բարձրութիւն. գնակ. երես, մակերևոյթ. անիւ սլայոց, ստուղբիղ, պտուտակ:

To Top, բ, չ. Ամբառնալ, բարձրանալ. ոտրել, խլել. գերազանցել, գեր 'ի վերոյ լինել:

To Top, բ, ն. Պատել զգագաթն, ծածկել, պատել. գեր 'ի վերոյ ամբառնալ. գերազանցել, զանցանել, անցուցանել. հատանել կամ քչտել զվարս ծառոց. եղանել 'ի վերայ գագաթան:

Tóparch թօփարք գ. Տեղակալ, կուսակալ, գաւառապետ:

Tóparchy թօփարքի գ. Տեղակալութիւն, կուսակալութիւն:

Tópaz թօփէզ գ. Տպազիոն:

To Tope թօփ բ, չ. Արբենալ, ըմպել շատ:

Tóper թօփըր գ. Արբշիռ, արբեցող:

Tópful թօփֆուլ ած. Ծայրալիր, զեղուն, թաթաղուն, կարի լին լցեալ:

Topgállant թօփկէլլէնթ գ. Բարձրագոյն առագաստ նաւու. չքնաղ կամ գերազանց ինչ:

Topháceous թօֆէյշըս ած. Աւազախառն, խճախառն:

Topheávy թօփհէվի ած. Ծանրագագաթն:

Tóphet թօֆէթ գ. Դժոխք, գեհեան:

Tópic թօփիք գ. Գիւտ ձեռնարկութեց կամ հասարակ տեղիք (ըստ ճարտասանից). տեղական դեղ (ըստ բժշկաց):

Tópical թօփիքըլ ած. Տեղական (ձեռնարկութիւն կամ դեղ):

Tópically թօփիքըլլի մ. Ըստ մասնաւոր տեղւոյ:

Tópnot թօփնօթ գ. Փարպաւէն կմ կապ 'ի գագաթան կանանց, պարարօշ:

Tópman թօփմէն գ. Վերնակաց սղոցող ('ի սղոցելն ընդ այլում զփայտ):

Tópmost թօփմօսթ ած. Վերին, բարձրագոյն, բարձր յոյժ:

Topógrapher թօփօկրէֆըր գ. Տեղագիր:

Topógraphy թօփօկրէֆի գ. Տեղագրութիւն, ստորագրութիւն մասնաւոր ինչ տեղւոյ կամ գաւառի:

Tópping թօփփինկ ած. Չքնաղ, գեղեցիկ, նազելի:

Tóppingly թօփփինկլի մ. Չքնաղ իմն, չքեղաբար:

Tóppingly, ած. Չքնաղ, ազնիւ, նազելի:

To Tópple թօփփըլ բ, չ. Անկանել 'ի վերայ երեսաց, կործանիլ:

Tópproud թօփփրաուտ ած. Կարի իմն ամբարտաւան:

Topsáil թօփսէյլ գ. Վերին կամ բարձրագոյն առագաստ նաւու:

Topsytúrvy թօփսիթըրվի ած. Վեր 'ի վայր, խառնիխուռն, անկարգ, շփոթ:

Tor թօր գ. Աշտարակ, ամբարտակ. բլուր:

Torch տօրչ գ. Ջահ, կերոն, մոմեղէն:
— -bearer, ջահակիր:

Tórcher տօ՛րչըր գ. Ջահակիր, ճրագակիր, լուսատու:

Tórchlight տօ՛րչլայթ գ. Լոյս ճրագի կամ կերոնի, ճրագ:

Tore տօր. Կատարեալ ժամանակ և երբեմն անցեալ ընդունելուն to Tear բայի:

Tórment տօ՛րմէնթ գ. Տանջանք, խոշտանգանք, չարչարանք. վիշտ, նեղութիւն, անձկութիւն, տառապանք:

To Tormént տօրմէ՛նթ ե, ն. Տանջել, չարչարել, խոշտանգել. նեղել, տառապեցուցանել. խռովեցուցանել, յուզել, ծփել:

Tórmentil տօ՛րմէնթիլ գ. Խոտ ինչ:

Torméntor տօրմէ՛նթըր գ. Տանջիչ, նեղիչ, չարչարող. դահիճ:

Torn տօրն. Անցեալ ընդունելութիւն to Tear բայի:

Tornádo տօրնէ՛յտօ գ. Մրրիկ, փոթորիկ:

Torpédo տօրփի՛տօ գ. Թմրաձուկն, ներկես, չքթակ:

Tórpent տօ՛րփէնթ ած. Թմրեալ, ընդարմացեալ:

Tórpid տօ՛րփիտ ած. Թմրեալ, ընդարմացեալ, անշարժ, անզգայ:

Tórpidness տօ՛րփիտնէս գ. Թմրութիւն, ընդարմացումն, անշարժութիւն:

Tórpitude տօ՛րփիթիուտ գ. Թմրութիւն, անզգայութիւն, պղերգութիւն:

Tórpor տօ՛րփըր գ. Թմրութիւն, ընդարմացումն, անշարժութիւն:

Torrefáction տօրրէֆէ՛քշըն գ. Կիզումն, այրումն, տոչորումն:

To Tórrefy տօ՛րրէֆայ ե, ն. Կիզուլ, այրել, տոչորել, խանձել:

Tórrent տօ՛րրէնթ գ. Ուղխ, հեղեղ, հեղեղատ. հոսանք:

Tórrent, ած. Յորդահոսան, հեղեղատատ:

Tórrid տօ՛րրիտ ած. Չորացեալ կամ այրեցեալ 'ի սաստիկ տապոյ. կիզանող, սաստիկ, հրատապ. այրեցած (գօտի):

Tórsel տօ՛րսէլ գ. Ոլորեալ կամ գալարածոյ ինչ:

Tórsion տօ՛րշըն գ. Ոլորումն, գալարումն:

Tort տօրթ գ. Զրկանք, անիրաւութիւն, նախատինք, բռնութիւն, վնաս, չարիք:

Tórtile տօ՛րթիլ ած. Ոլորածոյ, գալարածոյ:

Tórtion տօ՛րշըն գ. Ցաւ, տանջանք, նեղութիւն:

Tórtious տօ՛րշըս ած. Զար, անիրաւ, թիւր, վնասակար:

Tórtive տօ՛րթիվ ած. Ոլորածոյ, գալարածոյ, մանուածոյ:

Tórtoise տօ՛րթիս գ. Կրիայ կամ կրայ. մեքենայ պատերազմական:

Tortuósity տօրչիուօ՛սիթի գ. Ոլորած, պտոյտ, գալարուած, կորութիւն:

Tórtuous տօ՛րչիուըս ած. Ոլորապտոյտ, գալարածոյ, մանուածոյ, ծամածուռ, խեղաթիւր, բազմաթեք. թիւր, վնասակար:

Tórture տօ՛րչիուր գ. Տանջանք, խոշտանգանք. վիշտ, նեղութիւն, տառապանք:

To Tórture, ե, ն. Տանջել, խոշտանգել, չարչարել. նեղել, տառապեցուցանել. ձըգտել:

Tórturer տօ՛րչըրըր գ. Տանջիչ, չարչարող, դահիճ:

Tórvity տօ՛րվիթի գ. Դժնէութիւն, դաժանութիւն:

Tórvous տօ՛րվըս ած. Զառադէմ, խոժոռադէմ, դժնեայ:

Tóry տօ՛րի գ. Տորի, նախանձայոյզ նախնի օրինաց անգղիացւոց:

To Tose տօզ ե, չ. Սանտրել կամ գզել զասր:

Toss տօս գ. Ցնցումն, ոստումն, ամբարձումն գլխոյ:

To Toss, ե, ն. Ձգել, ձգձգել, ընկենուլ, արձակել, ցրուել. ձգել 'ի վեր, ամբառնալ. ցնցել, տատանել, շարժել. յուզել, ամբոխել, աղմկել. քննել. ընդոստուցանել:

To Toss, ե, չ. Ցնցիլ, տատանիլ, յուզիլ, շարժիլ, խռովիլ. ոստնուլ:

Tóssel տօ՛սէլ. Տես Tassel.

Tósser տօ՛սըր գ. Որ ցնցէ կամ տատանէ:

Tósspot տօ՛սփօթ գ. Արբշիռ, արբեցող:

Tost տօսթ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Toss բայի:

Tótal տօ՛թէլ ած. Բոլոր, բոլորական, կատարեալ, բովանդակ, ամենայն:

Totálity տօթէ՛լիթի գ. Բոլորականութի, բովանդակութիւն, ամբողջութիւն:

Tótally տօ՛թէլլի մ. Ողջոյն, բոլորովին, գլխովին, իսպառ, լիով:

T'other թը՛ահըր. Համառօտութիւն The other բառից:

To Tótter տօ՛թթըր ե, չ. Դողդոջել, դանդաչել. դեդևիլ, կալ յերերի, տատանիլ, գնալ գայթ 'ի գայթի:

Tóttery, Tótty տօ՛թթըրի, տօ՛թթի ած. Դողդոջուն, երերուն:

Touch թըչ գ. Շօշափումն, հպումն, մերձաւորութի, զննումն. շօշափելիք, շօշափական կարողութիւն. փորձ, փորձառութիւն, հանդէս, քննութիւն. գիծ գրչի, գծումն. գծագրութիւն, նկար. նուագածութիւն, հնչիւն նուագաց. շարժումն, ազդեցութիւն, ներգործութիւն. գութ, գորով, խանդաղատանք. հայեցուած, յա-

րաբերութիւն. Հարուած, ըմբռնումն, խայթուած. կշտամբանք, յանդիմանութիւն, ազդիւ. դաշնադրութիւն. փոքրիկ քանակ, դոյզն ճաշակ. սակաւուք ծանօթութիւն, հարեւանցի տեղեկութիւն: — -hole, ակն հրացանից կամ թնդանօթից: — -me-not, խոտ ինչ (ամփոփուկ): — -stone, փորձաքար: — -wood, աբեթ:

To Touch, բ, ն. Շօշափել, զննել ձեռօք, մերձենալ, հուպ լինել, հասանել. փորձել, մատուցանել 'ի փորձ կամ 'ի փորձաքար. հայիլ, պատշաճիլ, հասանել, անկանիլ, անկ լինել. ձեռն արկանել, ունել. զգածել, լնուլ. ազդել, շարժել, ներգործել. սուսերագրել, գծագրել. կշտամբել, ստգտանել. հարկանել, վարակել, ըմբռնել. հարկանել (զնուագարան), հնչեցուցանել, բաղխել: — up, ուղղել, սրբագրել:

To Touch, բ, չ. Հպիլ, մերձենալ, շօշափել զմիմեանս. ներգործել, ազդել: — at, ժամանել, հասանել, ունել: — on, հարեւանցի յիշատակել, սակաւուք ակնարկել կամ անցանել, խօսել համառօտիւ: — on, upon, շփիլ, 'ի զնին ելանել. զննել, քննել:

Tóuchable թըչէպլ ած. Շօշափելի:

Tóuchiness թըչինէս գ. Դիւրազգածութիւն, ցասումն:

Tóuching թըչին նխ. Իսկ, վասն, յաղագս, 'ի վերայ:

Tóuching, ած. Ազդու, զօրաւոր, սրտառուչ, գորովալից:

Tóuchingly թըչինլի մ. Ազդուութեամբ, ազդու կամ սրտառուչ բանիւք, ազդողագոյն:

Tóuchy թըչի ած. Փափուկ, դիւրազգած, ցասմնոտ (ըստ ռամկաց):

Tough թըֆ ած. Խիստ, պինդ, կարծր. անկոտրելի, անտեղիտալի, անխորտակելի. մածուցիկ, կաւական, խիտ, թանձր, սերտ:

To Tóughen թըֆն բ, չ. Կարծրանալ, խստանալ, պնդանալ:

To Tóughen, բ, ն. Կարծրացուցանել, պնդացուցանել:

Tóughness թըֆնէս գ. Կարծրութիւն, պնդութիւն, սերտութիւն. կաւականութիւն, թանձրութիւն, խտութիւն. ամրութիւն, հաստատութիւն:

Toupét թուբէթ գ. Հիւսք կամ խոպոպիք հերաց:

Tour թուր գ. Ճեմք, գնացք. շրջան, պտոյտ, պարագայութիւն:

Tóurnament, Tóurney թօռնէմէնթ, թօռնի գ. Արգնընկէց խաղարկութիւն, նիզակախաղութիւն, խաղ պատերազմական. պատահումն միմեանց. բաղխումն, կռիւ:

To Tóurney թօռնի բ, չ. Արգնընկէց լինել, խաղալ նիզակաւ, կռուիլ, մրցիլ:

Tóurniquet թըռնիքուէթ գ. Կապ ինչ հատեալ անդամոյ:

To Touse թաուզ բ, ն. Ձգել աստ և անդ, ձգձգել, քարշել:

Tow թօ գ. Խծուծ, քուղ. չուան:

To Tow, բ, ն. Քարշել կամ ձգել չուանաւ (զնաւակն):

Towárd, Towárds թօըրտ, թօըրտզ նխ. և մ. Առ, դէպ 'ի, 'ի կողմն, կոյս. մերձ, հուպ. հայելով 'ի, վասն, յաղագս. իբրև, գրեթէ:

Tóward, ած. Առ ձեռն պատրաստ, յօժարամիտ, պատրաստական, յառաջադէմ, յառաջեալ:

Tówardliness թօուըրտլինէս գ. Յառաջադիմութիւն, յօժարամտութիւն, բերումն, յաջողակութիւն:

Tówardly թօուըրտլի ած. Յօժարամիտ, պատրաստական, հլու, հնազանդ:

Tówardness թօուըրտնէս գ. Յօժարամտութիւն, պատրաստականութիւն, յառաջադիմութիւն, հլութիւն:

Tówel թաուէլ գ. Անձեռոցք կամ անձեռոցիկ սեղանոյ, անձեռոցիկ, ղենջակ:

Tówer թաուըր գ. Աշտարակ. բերդ, դղեակ, ամրոց, միջնաբերդ. զարդ գլխոյ աշտարակաձև. բարձրութիւն, խոյանք:

To Tówer, բ, չ. Ամբառնալ, բարձրանալ որպէս զաշտարակ. թռչիլ 'ի վեր, խոյանալ, ելանել:

Tówered թաուըրտ ած. Աշտարակօք զարդարեալ կամ ամրացեալ:

Tówery թաուըրի ած. Աշտարակօք զարդարեալ կամ պաշտպանեալ:

Town թաուն գ. Քաղաք կամ աւան պարսպաւոր, բերդաքաղաք, ամրոց. քաղաք. քաղաքացիք. բնակիչք մայրաքաղաքի: To go to —, գնալ 'ի Լոնտոն: — -clerk, պաշտօնեայ կամ դատաւոր քաղաքի: — -house, ատեան կամ խորհրդարան քաղաքի: — -ship, վիճակ կամ սահման քաղաքի: — -sman, բնակիչ քաղաքի, քաղաքացի. քաղաքակից: — -talk, լուր կամ համբաւ 'ի քաղաքի, զրոյցք հասարակաց:

Tóxical թօքսիքէլ ած. Թունաւոր, մահացու:

Toy թոյ գ. Խաղալիկ, մանրիք, չնչին կամ անպիտան ինչ. յիմարութիւն, անմտութիւն, նանրութիւն. խաղ, զբօսանք, զուարճութիւն, հեշտութի. ատտապելք, բարբանջանք. մանուկ երեւոյթ. այլանդակ կամ անհեթեթ կարծիք:

To Toy, բ, չ. Խաղալ, զուարճանալ, հեշտանալ:

Tóyish թօյիշ ած. Հեշտասէր, վաւաշ, մսամոլասէր:

Tóyishness թօյիշնէս գ. Խեղկատակութիւն, այլանդակութիւն:

Tóyman թօյմէն գ. Որ վաճառէ խաղալիկս կամ չնչին իրս:

Tóyshop թօյշափ գ. Կրպակ խաղալիկ կամ չնչին իրաց:

To Toze թօզ բ, չ. Հանել, խլել, կորզել: Տես to Touse կամ to Tease.

Trace թրէյս գ. Հետք, կնիք ոտից. նշան, գիծ, նշխար. կազմածք կառաձիգ երիվարաց և արօրադիր եզանց:

To Trace, բ, ն. Հետադօտել, զննել, խուզել. երթալ զկնի հետոց կամ շաւղաց. հանել. գտանել. գծագրել, նշանակել. զընալ, ընթանալ:

Trácer թրէյսըր գ. Հետադօտ, խուզող:

Track թրէք գ. Հետք, նշան. շաւիղ, ճանապարհ:

To Track, բ, ն. Երթալ զկնի հետոց կամ շաւղաց, հետադօտել, գտանել:

Tráckless թրէքլէս ած. Անհետ, առանց շաւղաց, հետախաղաղ:

Tract թրէքթ գ. Սահման, տեղի, վայր. միջոց, հեռաւորութիւն, յերկարութիւն. ընթացք, կարգ, շարունակութիւն. անցք, շաւիղ, ճանապարհ. ճառ, բան:

Tráctable թրէքթէպլ ած. Ձեռնընդել, համեստ, բարեհամեստ, հլու, դիւրանուաց. շօշափելի, զննելի:

Tráctableness թրէքթէպլնէս գ. Ընտելութիւն, ընտանութիւն, քաղցրութիւն, հլութիւն:

Tráctably թրէքթէպլի մ. Քաղցրութք, ընտանեբար:

Tráctate թրէքթէյթ գ. Ճառ, բան, գիրք:

Tráctile թրէքթիլ ած. Տարածական, ծաւալական, կռանելի:

Tractílity թրէքթիլիթի գ. Տարածականութիւն, ծաւալականութիւն:

Tráction թրէքշըն գ. Ձգումն, ձգանք:

Trade թրէյտ գ. Վաճառք, տուրեւառք, շահավաճառութիւն. արհեստ, պաշտօն. գործիք, անօթք. ընթացք, եղանակ. կըրթութիւն, ատլորութիւն, գործածութի, ունակութիւն: – -sfolk, – -speople, ժողովուրդ վաճառաշահ: – sman, վաճառական: – swoman, կին կրպակաւոր: – winds, հողմք տարեւորք՝ կանոնեալք:

To Trade, բ, չ. Առնել տուրեւառս. ունել զհողմն յաջողակ կամ կանոնաւոր:

To Trade, բ, ն. Վաճառել, հանել 'ի վաճառ:

Tráded թրէյտէտ ած. Վարժ, հմուտ, քաջակիրթ:

Trádeful թրէյտֆուլ ած. Վաճառաշահ, շահավաճառ:

Tráder թրէյտըր գ. Վաճառական. քաջավարժ 'ի վաճառս:

Tradítion թրէտիշըն գ. Աւանդութիւն:

Tradítional թրէտիշընըլ ած. Աւանդութեան, աւանդութեամբ հասեալ. աւանդապահ:

Tradítionally թրէտիշընըլլի մ. Աւանդութեամբ, յաւանդութենէ:

Tradítionary թրէտիշընըրի ած. Աւանդութեամբ թողեալ կամ հասեալ:

Tráditive թրէտիթիվ ած. Աւանդութե:

To Tradúce թրէտիուս բ, ն. Զրպարտել, չարախօսել, բամբասել, առակել. ներել, ածանցել, հանել, սփռել, տարածել:

Tradúcement թրէտիուսմէնթ գ. Զրպարտութիւն, չարախօսութիւն, բամբասանք, ստգիւտ, պարսաւ:

Tradúcer թրէտիուսըր գ. Զրպարտիչ, չարախօս, բամբասող. ածանցիչ:

Tradúcible թրէտիուսիպլ ած. Զոր մարթ է հանել կամ յառաջ բերել:

Tradúction թրէտըքշըն գ. Սերումն, ծագումն, ածանցումն, յառաջբերութիւն. աւանդութիւն, փոխաբերութիւն. անցք, անցումն, փոխադրութիւն, փոխանցումն:

Tráffic թրէֆֆիք գ. Վաճառականութի, տուրեւառ. վաճառք:

To Tráffic, բ, չ. Տուրեւառիկ լինել, շահավաճառ կամ վաճառական լինել:

Tráfficker թրէֆֆիքըր գ. Վաճառական, տուրեւառիկ: [գլխէժ:

Trágacanth թրակաքանթհ գ. Գազ. գա

Tragédian թրէճիտիէն գ. Եղերերգու, եղերերգակ, ողբերգակ:

Trágedy թրէճիտի գ. Նախաղերգութի, եղերերգութիւն, ողբերգութիւն. արկած աղետալի, աղէտք:

Trágic, Trágical թրէճիք, թրէճիքըլ ած. Եղերերգական, ողբերգական, եղերական. ողբալի, աղետալի, սգալի, տխուր, ցաւագին:

Trágically թրէճիքըլլի մ. Եղերերգութեամբ, ողբերգութեամբ. ողորմ, թշուառաբար:

Trágicalness թրէճիքըլնէս գ. Ողորմ, աղէտք, թշուառութիւն:

Tragicómedy թրէճիքօմիտի գ. Եղերական կատակերգութիւն:

Tragicómical թրէճիքօմիքըլ ած. Եղերակատակ:

Tragicómically թրէճիքօմիքըլլի մ. Իբրև ղեղերակատակ:

Trajéct թրէճէքթ գ. Անցք կամ տեղի անցից ընդ ջուր, հուն:

To Traject, բ, ն. Արկանել, ձգել, արձակել. անցանել, Թափանցել:

Trajection տրէճէ՛քշըն գ. Ընկեցումն, արձակումն. անցումն, Թափանցումն:

Trail տրէյլ գ. Հետք կամ հոտ գազանաց. գետնաքարշ ստորոտ, ձետ կամ գէս ընդ քարշ ածեալ:

To Trail, բ, ն. Որսալ ընդ քարշ ածեալ (զմիան), ընդ քարշ ածել, գետնաքարշ տանել. ձգել, քարշել:

To Trail, բ, չ. Ընդ քարշ ածիլ, ձգիլ, տարածիլ, խաղալ:

Train տրէյն գ. Խաբէութիւն, դաւ, որոգայթ, Թակարդ. ձետ, ագի. ստորոտ հանդերձից, քղանցք. հետեւանք, շարք, յառաջատուութիւն. կարգ, ընթացք, եղանակ. ուղեկիցք, բազմութիւն ծառայից, ընկերութիւն. հանդէս, շուք, հետք վառօդոյ ականի: – of artillery, բազմութիւն Թնդանօթից 'ի պէտս պատերազմի: – -bands, զօրք, զինուորք, զինուորութիւն: – -bearer, քղանցակալ: – -oil, իւղ կէտ ձկան:

To Train, բ, ն. Ընդ քարշ ածել, ձգել զկնի, քարշել. յանկուցանել, հրապուրել, որսալ. խաբել, պատրել: – up, դաստիարակել, ուսուցանել. կրԹել, մարզել, հրահանգել:

Trainy տրէ՛յնի ած. Իւղոյ կիտի:

To Traipse տրէյփս բ, ն. Գնալ յանզգաստս:

Trait տրէյթ, տրէյ գ. Գիծ գրչի, գծումն:

Traitor տրէ՛յթըր գ. Մատնիչ, դաւաճան, նենգաւոր:

Traitorly տրէ՛յթըրլի ած. Նենգաւոր, դաւաճան, դաւադրուժ:

Traitorous տրէ՛յթըրըս ած. Մատնիչ, դաւաճան, նենգաւոր, չարանենգ:

Traitorously տրէ՛յթըրըսլի մ. Մատնութեամբ, նենգաւ, դաւաճանութեամբ. իբրև մատնիչ կամ դաւաճան:

Traitress տրէ՛յթրէս գ. Կին մատնիչ կամ դաւաճան:

Tralatitious տրէլէթի՛շըս ած. Փոխաբերական, այլաբանական:

Tralatitiously տրէլէթի՛շըսլի մ. Փոխաբերաբար, այլաբանօրէն:

To Tralineate տրէլի՛նիէյթ բ, չ. Օտարանալ, շեղիլ, Թիւրիլ. խոտորիլ:

Trammel տրէ՛մմէլ գ. Գործի, վարմ, ցանց. ուռկան:

To Trammel, բ, ն. Որսալ, ունել, ըմբռնել, ուռկանել:

To Trample տրէ՛մփըլ բ, ն. Առ ոտն կոխել, ոտնակոխ առնել, անգոսնել, արհամարհել:

To Trample, բ, չ. Գնալ 'ի վերայ, կոխել. գոփել:

Trampler տրէ՛մփլըր գ. Որ առ ոտն կոխէ կամ ոտնակոխ առնէ:

Tranation տրէնէ՛յշըն գ. Լող:

Trance տրէնս գ. Յափշտակութիւն կամ վերացումն մտաց, հիացումն:

Tranced տրէնսթ ած. Յափշտակեալ մտօք, ըմբռնեալ 'ի հիացումն մտաց:

Trangram տրէ՛նկրէմ գ. Այլանդակ կամ դժուարակնճիռ ինչ:

Trannel տրէ՛ննիլ գ. Երկաթ սրածայր:

Tranquil տրէ՛նքուիլ ած. Հանդարտ, խաղաղ, անդորր, խաղաղաւէտ, անխռով:

Tranquillity տրէնքուի՛լլիթի գ. Հանդարտութիւն, անդորրութիւն, խաղաղութի:

To Transact տրէնսէ՛քթ բ, ն. Միջնորդ լինել, դաշն դնել, միաբանել, հաստատել. առնել, գործել, կատարել:

Transaction տրէնսէ՛քշըն գ. Դաշնակցութիւն, պայմանադրութի, պայման, ուխտ, միաբանութիւն, իրաւախոհութի, գործ, արարք:

Transanimation տրէնսէնիմէ՛յշըն գ. Հոգեփոխութիւն:

To Transcend տրէնսէ՛նտ բ, ն. Անցանել, զանցանել, առաւելուլ, գերազանցել:

To Transcend, բ, չ. Ելանել 'ի վեր. անցանել կամ 'ի վեր լինել քան զմիտս:

Transcendence, Transcendency տրէնսէ՛նտէնս, տրէնսէ՛նտէնսի գ. Գերազանցութի, առաւելութիւն. չափազանցութիւն, անչափութիւն:

Transcendent տրէնսէ՛նտէնթ ած. Գերազանց, գերակայ, գերագոյն:

Transcendental տրէնսէնտէ՛նթըլ ած. Գերազանցական. գերազանց, գերագոյն:

Transcendently տրէնսէ՛նտէնթլի մ. Գերազանցապէս, յաւէտ իմն առաւելութեամբ:

To Transcolate տրէ՛նսքօլէյթ բ, ն. Անցուցանել կամ ծորեցուցանել ընդ:

To Transcribe տրէնսքրա՛յպ բ, ն. Օրինակել, գաղափարել, առնուլ զհաւասարն կամ զպատճէնն. ձգել յանձն, առնուլ օրինակ:

Transcriber տրէնսքրա՛յպըր գ. Պատճէնագիր, օրինակիչ, գաղափարող:

Transcript տրէ՛նսքրիփթ գ. Պատճէն, հաւասար, օրինակ, գաղափար:

Transcription տրէնսքրի՛փշըն գ. Օրինակութիւն, գաղափարումն:

Transcriptively տրէնսքրի՛փթիվլի մ. Իբրև զպատճէն, գաղափարելով իմն:

To Transcur տրէնսքը՛ր բ, չ. Թափառիլ, յածիլ, շրջիլ, անցանել ընդ առաջման:

Transcúrsion տրէնսքըրշըն գ. Ընթացք, արշաւանք, անցք ըստ սահման, դեգերանք, ասպատակութիւն։

Transe տրէնս. Տես Trance.

Transelementátion տրէնսէլիմէնտէշըն գ. Փոփոխութիւն տարերց ընդ միմեանս։

Transéxion տրէնսէքշըն գ. Փոփոխութիւն սեռի, սերափոխութիւն։

To Transfér տրէնսֆէր բ, ն. Փոխադրել, փոխաբերել, փոխել կամ տանել այլուր, հանել, խաղացուցանել. փոխանցել։

Tránsfer տրէնսֆըր գ. Փոխադրութիւն, փոխանցումն։

Transférrer տրէնսֆէրրըր գ. Փոխադրիչ, փոխաբերող։

Transfigurátion տրէնսֆիկիուրէշըն գ. Փոխակերպութիւն, այլափոխութիւն. այլակերպութիւն։

To Transfígure տրէնսֆիկիուր բ, ն. Այլակերպել, այլափոխել։

To Transfíx տրէնսֆիքս բ, ն. Թափանցանց անցուցանել, մխել, հարկանել, խոցել։

To Transfórm տրէնսֆորմ բ, ն. Այլափոխել, կերպարանափոխ առնել, յեղաշրջել, այլակերպել։

To Transfórm, բ, չ. Այլափոխել, յայլակերպս կամ կերպարանափոխ լինել։

Transformátion տրէնսֆորմէշըն գ. Այլաձեւութիւն, այլակերպութիւն։

Transfretátion տրէնսֆրիտէշըն գ. Անցք ընդ ծով յայնկոյս։

To Transfúse տրէնսֆիուզ բ, ն. Հեղուլ կամ թափել յայլ աման։

Transfúsion տրէնսֆիուժըն գ. Փոխադրութիւն կամ հեղումն յայլ աման։

To Transgréss տրէնսկրէս բ, ն. Անցանել ըստ օրէնս, լուծանել զօրէնս։

To Transgréss, բ, չ. Հեստել, ըստունդանել, պատուիրանազանց գտանիլ, յանցանել։

Transgréssion տրէնսկրէշըն գ. Պատուիրանազանցութիւն, անհնազանդութիւն, մեղք, յանցանք։

Transgréssive տրէնսկրէսիվ ած. Յանցաւոր, պատուիրանազանց։

Transgréssor տրէնսկրէսըր գ. Պատուիրանազանց, սատունդանող, յանցաւոր։

Tránsient տրէնշիէնտ ած. Անցաւոր, վաղանցիկ, դիւրանցիկ, կարճատեւ։

Tránsiently տրէնշիէնտլի մ. Հարեւանցի, կարճ 'ի կարճոյ, վեր 'ի վերոյ։

Tránsientness տրէնշիէնտնէս գ. Անցաւորութիւն, կարճութիւն, անցք փութանակի։

Transílience, Transíliency տրէնսիլիէնս, տրէնսիլիէնսի գ. Անցք կամ ընդոստումն 'ի միոյ յայլ։

Tránsit տրէնսիտ գ. Անցք (մոլորակի)։

Transítion տրէնսիշըն գ. Անցք, անցումն. փոխումն, փոխադրութիւն. անցումն (ձեւ ճարտասանական)։

Tránsitive տրէնսիտիվ ած. Անցանող. անցողական (բայ)։

Tránsitorily տրէնսիտըրիլի մ. Հարեւանցի, ընդհուպ, վաղվաղակի, փոյթ ընդ փոյթ։

Tránsitoriness տրէնսիտըրինէս գ. Անցաւորութիւն, կարճութիւն։

Tránsitory տրէնսիտըրի ած. Անցաւոր, վաղանցիկ, անհաստատ, անկայուն։

To Transláte տրէնսլէյտ բ, ն. Փոխել, փոխադրել, փոխաբերել, անցուցանել. տեղափոխել. փոփոխել, յեղուլ, շրջել, դարձուցանել. թարգմանել, յեղուլ կամ փոխադրել յայլ լեզու. պարզել։

Translátion տրէնսլէշըն գ. Փոխումն, փոխադրութիւն. փոփոխութիւն. թարգմանութիւն։

Translátive տրէնսլէտիվ ած. Փոխադրական։

Translátor տրէնսլէյտըր գ. Թարգմանիչ, որ փոխէ յայլ լեզու։

Translátory տրէնսլէյտըրի ած. Փոխադրական, որ փոխադրէ կամ անցուցանէ։

Translocátion տրէնսլօքէշըն գ. Փոխանակութիւն կամ անցումն 'ի տեղի միմեանց։

Translúcency տրէնսլիուսէնսի գ. Թափանցկութիւն։

Translúcent, Translúcid տրէնսլիուսէնտ, տրէնսլիուսիտ ած. Թափանցիկ, լուսափայլ. վճիտ, ջինջ, ականակիտ, մաքուր։

Tránsmarine տրէնսմէրին ած. Յայնկոյս ծովու։

Tránsmigrant տրէնսմիկրէնտ ած. Փոխեալ այլուր, գաղթական։

To Tránsmigrate տրէնսմիկրէյտ բ, չ. Չուել, փոխիլ այլուր, անցանել։

Transmigrátion տրէնսմիկրէշըն գ. Չու, տեղափոխութիւն, փոխայլութիւն, անցումն. հոգեփոխութիւն։

Transmíssion տրէնսմիշըն գ. Փոխադրութիւն, փոխանցութիւն, առաքումն։

Transmíssive տրէնսմիսիվ ած. Փոխադրեալ, փոխանցեալ, անցուցեալ, առաքեալ։

To Transmít տրէնսմիտ բ, ն. Փոխադրել, անցուցանել, հասուցանել. արձակել, առաքել, յղել։

Transmíttal տրէնսմիտտէլ գ. Փոխադրութիւն, առաքումն։

Transmútable տրէնսմիուտէպըլ ած. Փոփոխական, փոփոխելի։

Transmútably տրէնսմիուտէպլի մ. Փոփոխմամբ։

Transmutátion թրէնսմիութէյշըն գ. Փոփոխութիւն, փոխումն, այլակերպութիւն:

To Transmúte թրէնսմիութ բ, չ. Փոփոխել, փոխել, դառնալ, այլակերպել:

Transmúter թրէնսմիութըր գ. Փոփոխիչ, այլայլիչ:

Tránsom թրէնսըմ գ. Փեղկ դրանց կամ պատուհանաց. գօտի, խոտորնակ, շրջանակ:

Transpárency թրէնսփէյրէնսի գ. Թափանցկութիւն, յստակութիւն, պայծառութիւն:

Transpárent թրէնսփէյրէնթ ած. Թափանցիկ, յստակ, պայծառ, վճիտ, ջինջ, մաքուր:

Transpícuous թրէնսփիքիուըս ած. Թափանցիկ, պայծառ, ջինջ, պարզ:

To Transpíerce թրէնսփիրս բ, չ. Ընդ մէջ անցանել, թափանցել, մտանել, մխել:

Transpirátion թրէնսփիրէյշըն գ. Արտաշնչութիւն մարմնոյ:

To Transpíre թրէնսփայր բ, ն. Արտաշնչել, ցնդել:

To Transpíre, բ, չ. Արտաշնչել, ելանել արտաշնչութեամբ. սկսանիլ 'ի յայտ գալ, 'ի վեր երեւիլ:

To Transpláce թրէնսփլէյս բ, ն. Փոխադրել, փոխել այլուր, տեղափոխել:

To Transplánt թրէնսփլէնթ բ, ն. Փոխադրել զտունկս, տնկել այլուր. փոխադրել:

Transplantátion թրէնսփլէնթէյշըն գ. Փոխադրութիւն տնկոց. փոխադրութիւն, անցումն. փոխանցութիւն. փոխումն:

Transplánter թրէնսփլէնթըր գ. Փոխադրիչ:

Tránsport թրէնսփօրթ գ. Փոխումն, փոխադրութիւն, տարումն. նաւ բարձող կամ բեռնակիր. յուզք կամ շարժումն կրից, բռնութիւն, բուռն կիրք. յափշտակութիւն մտաց:

To Transpórt թրէնսփօրթ բ, ն. Տանել կամ փոխել այլուր, տեղափոխել, փոխադրել, անցուցանել, առեալ տանել. ածել, վարել, յափշտակել, այլ յայլմէ կացուցանել. աքսորել, արտաստահմանել:

Transpórtance թրէնսփօրթէնս գ. Փոխումն, փոխադրութիւն, անցք:

Transportátion թրէնսփօրթէյշըն գ. Փոխումն, տարումն, բարձումն. փոխադրութիւն, անցումն. աքսոր, արտաստահմանութիւն. բռնութիւն կրից, յափշտակութիւն:

Transpórter թրէնսփօրթըր գ. Որ փոխէ այլուր, տանող, բարձող:

Transpósal թրէնսփօզէլ գ. Փոփոխութիւն տեղւոյ, փոխադրութիւն:

To Transpóse թրէնսփօզ բ, ն. Փոխել զկարգն կամ զտեղին, փոփոխել. փոխադրել:

Transposítion թրէնսփօզիշըն գ. Փոփոխութիւն կարգի կամ տեղւոյ, տեղափոխութիւն, փոխադրութիւն:

To Transshápe թրէնսշէյփ բ, ն. Այլաձեւել, այլակերպել, փոխել յայլ ձեւ կամ կերպարան:

To Transubstántiate թրէնսըպսթէնշիէյթ բ, ն. Փոխել յայլ գոյացութիւն. փոխել զգոյացութիւն կամ զնիւթն:

Transubstantiátion թրէնսըպսթէնշիէյշըն գ. Գոյափոխութիւն:

Transudátion թրէնսիուտէյշըն գ. Քրտնումն, արտաշնչութիւն:

To Transúde թրէնսիուտ բ, չ. Քրտնիլ, հոսել ընդ, արտաշնչել, ելանել:

Transvérsal թրէնսվէրսէլ ած. Կողմնական կամ անուղղակի (գիծ ազգակնաց):

Transvérsally թրէնսվէրսէլլի մ. Խոտորնակի, առ 'ի շեղ:

To Transvérse թրէնսվէրս բ, ն. Ծրջել, դարձուցանել, փոփոխել, կործանել:

Transvérse, ած. Խոտորնակ, խոտորնական, շեղ:

Transvérsely թրէնսվէրսլի մ. Խոտորնակի, առ 'ի շեղ:

Transúmption թրէնսըմշըն գ. Անցումն, փոխադրութիւն:

Tránters թրէնթըրս գ. Ձկնավաճառք 'ի միջերկրեայս:

Trap թրէփ գ. Ծուղակ, թակարդ, ականատ. դարանք, հաղբ, նենգ, խաբէութիւն, պատրանք. խաղ ինչ:

To Trap, բ, ն. Ըմբռնել 'ի ծուղակս, թակարդել, որսալ. զարդարել, սպասել, շքեղազարդել:

Trapdóor թրէփտօր գ. Դուռն որ յանկարծ բանի եւ փակի:

To Trape թրէյփ բ, ն. Դատարկ կամ ապատնդական շրջիլ:

Trapes թրէյփս գ. Կին դատարկաշրջիկ կամ աղտեղի:

Trapézium թրէփիզիըմ գ. Տրապիզ (ձեւ ինչ անկանոն):

Trapezóid թրէփիզօյտ գ. Տրապիզաձեւ (քառանկիւնի):

Tráppings թրէփփինկզ գ. Ծածկոյթ կամ վերարկու ձիոյ. զարդ, պաճուճանք:

Trash թրէշ գ. Անարգ ինչ, խեշերանք. անպիտան կամ ունայն ոք. պտուղ խակ կամ ընկեցիկ:

To Trash, բ, ն. Քշտել, յապաւել. ընկճել, նկուն առնել, խոնարհեցուցանել:

Tráshy թրէշի ած. Անարգ, անպիտան, չնչին, ունայն, անօգուտ:

Traumátic տրօմէտիք ած. Վիրական (անմ)․ խոցուածոյ (դեղ)։

Trávail տրէվէյլ գ. Աշխատութիւն, վաստակ, ջգնութիւն, վիշտ․ երկն յղւոյ, ցաւք երկանց, երկունք։

To Trávail, բ, ն. Աշխատ առնել, նեղել, տառապեցուցանել։

To Trávail, բ, չ. Աշխատ լինել, ջգնիլ, վաստակիլ․ ըմբռնիլ 'ի ցաւոց երկանց, լինել յերկունս, երկնել։

Trável տրէվէլ գ. Ճանապարհորդութիւն, ուղեգնացութիւն, գնացք, ընթացք։ – s, անցք կամ պատմութիւն ճանապարհորդութեան։

To Trável, բ, չ. Ճանապարհորդել, գնալ, անցանել, շրջիլ։

To Trável, բ, ն. Ճանապարհորդել, անցանել․ ստիպել առ 'ի գնալ։

Tráveller տրէվէլըր գ. Ճանապարհորդ, ուղեւոր, ուղեգնաց։

Trávelling տրէվէլինկ գ. Ճանապարհորդութիւն։

Trávelling, ած. Ուղեւորի, անցաւորի։

Tráveltainted տրէվէլթէյնթէտ ած. Վաստակեալ 'ի ճանապարհէ կամ յաշխատութենէ ճանապարհորդութեան։

Tráverse տրէվէրս մ. Խոտորնակի, խաչանիշ, առ 'ի շեղ, 'ի կողմանէ։

Tráverse, նխ. Ընդ մէջ, ընդ։

Tráverse, ած. Խոտորնակ, խոտորնակի, շեղ, խաչաձեւ։

Tráverse, գ. Խոտորնակ, միջնարգել․ ձախորդութիւն, վիշտ, խափան, դժուարութիւն։

To Tráverse, բ, ն. Դնել խոտորնակի կամ խաչանիշ․ արգելուլ, խափանել, ընկճել․ գնալ կամ անցանել խոտորնակի․ անցանել ընդ կամ յայնկոյս․ ընդ մէջ անցանել, թափանցել։

To Tráverse, բ, չ. Խոտորիլ, խոտորնակի կամ առ 'ի շեղ անցանել։

Trávesty տրէվէսթի ած. Ծպտեալ, այլակերպեալ։

Tray տրէյ գ. Կուր․ ափսէյ, սկուտղ․ տաշտ որմաշինաց։

Tréacherous տրէչըրըս ած. Ուխտադրուժ, անհաւատարիմ, մատնիչ, խաբեբայ, նենգաւոր, անիրաւ։

Tréacherously տրէչըրըսլի մ. Նենգութեամբ, չարութեամբ, յանիրաւի։

Tréacherousness տրէչըրըսնէս գ. Նենգութիւն, մատնութիւն։

Tréachery տրէչըրի գ. Նենգութիւն, դժրողութիւն, անհաւատարմութիւն։

Tréachetor, Tréachour տրէչէթըր, տրէչըր գ. Մատնիչ, դաւաճան։

Tréacle տրիքըլ գ. Թերիակէ, դեղ․ փրփուր շաքարի։

Tread տրէտ գ. Քայլ, ընթացք, ձեմք, ճանապարհ, շաւիղ, հետք․ զուգաւորութիւն կամ խառնք թռչնոց։

To Tread, բ, չ. Կոխել, դնել զոտն 'ի վերայ․ առ ոտն կոխել․ շրջիլ, քայլել, գնալ, ընթանալ․ սիգալ, ձեմել․ զուգիլ թռչնոց։

To Tread, բ, ն. Քայլել կամ ընթանալ 'ի վերայ, կոխել․ կոխան առնել․ ճմլել, հնձան հարկանել․ գրգալ արու թռչնոյ 'ի վերայ իգին։

Tréader տրէտըր գ. Հնձանահար։

Tréadle տրէտըլ գ. Ոտնատեղի (ոստայնանկաց)․ սերմն թռչնոց։

Tréason տրիզըն գ. Մատնութիւն, դաւաճանութիւն, քրէական յանցանք։

Tréasonable, Tréasonous տրիզընէպըլ, տրիզընըս ած. Զարմանենգ, մատնչի, քրէական յանցանաց։

Tréasure տրէժիւր գ. Գանձ, մթերք ընչից։ – house, գանձատուն։ – ship, գանձապետութիւն։

To Tréasure, բ, ն. Գանձել, կուտել, մթերել, հաւաքել։

Tréasurer տրէժիւրըր գ. Գանձապետ, գանձաւոր։

Tréasury տրէժիւրի գ. Գանձատուն, տուն գանձուց, գանձարան, գանձ։

Treat տրիտ գ. Կոչունք, խրախութիւն, ընդունելութիւն, ճաշ։

To Treat, բ, ն. Խօսել, միջնորդ լինել, խորհուրդ 'ի մէջ տանուլ․ վարիլ կամ գնալ ընդ ումեք․ խօսել, ճառել, քննել․ 'ի կիր արկանել․ ընդունել, հիւրընկալել, կերակրել։

To Treat, բ, չ. Խօսել, ճառել, քննել․ բանագնաց լինել, խօսել 'ի հաշտութիւն․ տալ կոչունս, առնել ընդունելութիւնս։

Tréatable տրիտէպըլ ած. Համբոյր, քաղցր, բարեհամբոյր, չափաւոր։

Tréatise տրիտիզ գ. Ճառ, բան։

Tréatment տրիտմէնթ գ. Եղանակ վարելոյ ընդ ումեք, գնացք, ընդունելութիւն։

Tréaty տրիտի գ. Բանագնացութիւն, խօսելն 'ի հաշտութիւն, միջնորդութիւն․ դաշն, միաբանութիւն, հաշտութիւն․ խնդիր, հայցուած, աղերս, պաղատանք։

Tréble տրէպըլ ած. Եռապատիկ, երրեակ, երեքկին․ զիլ կամ սուր (ձայն)։

To Tréble, բ, ն. Եռապատկել, երեքկնել։

To Tréble, բ, չ. Եռապատկիլ, երեքկնիլ։

Tréble, գ. Զիլ կամ սուր ձայն, սաստկահնչիւն բարբառ։

Trébleness տրէպըլնէս գ. Եռապատկութիւն։

Trébly թրէ՛պլի մ. Եռակի, երիցս, եռ-րակի:

Tree թրի՛ գ. Ծառ, տունկ:

Tréfoil թրի՛ֆօյլ գ. Առուոյտ կամ երեք-տերևուկ:

Tréllis թրէ՛լլիս գ. Վանդակափեղկ:

To Trémble թրէ՛մպըլ բ, չ. Դողալ, զգո-ղանի հարկանիլ, սարսիլ. սասանիլ, ցըն-ցիլ, շարժիլ:

Trémblingly թրէ՛մպլինկլի մ. Դողալով, զգողանի հարեալ:

Treméndous թրիմէ՛նտըս ած. Ահագին, սարսափելի, զարհուրելի, ահաւոր:

Trémor թրի՛մըր գ. Դող, դողումն, սար-սուռ. ճօճումն, թրթռումն:

Trémulous թրէ՛միուլըս ած. Դողացող, սարսող. թրթռուն:

Trémulousness թրէ՛միուլըսնէս գ. Դող, դողումն. թրթռումն:

Tren թրէն գ. Բազմաժանի, բազմար-ձէն (որով որսան զձկունս):

Trench թրէնչ գ. Փոս, խրամ. պատնէշ, հողաբլուր:

To Trench, բ, ն. Հատանել, կտրել. փոս հատանել. պատնէշ ածել, կանգնել հո-ղաբլուրս:

Trénchant թրէ՛նչէնթ ած. Հատու, սուր, սայրասուր:

Tréncher թրէ՛նչըր գ. Տախտակ յորոյ վե-րայ յօշեն զմիս. սեղան, կերակուր, խրա-խուսութիւն սեղանոյ: – fly, պատառաքաղ, անկոչ բազմական: – man, կերող, շատա-կեր:

Trénchermate թրէ՛նչըրմէյթ գ. Ընկեր սեղանոյ, պատառաքաղ: [րածիլ:

To Trend թրէնտ բ, չ. Ձգիլ, տիալիլ, տա-

Tréndle թրէ՛նտըլ գ. Առանցք, ծղխնիք:

Tréntals թրէ՛նթէլզ գ. Պաշտամունք մե-ռելոց երեսուն թուով, երեսունք:

Trepán թրիփէ՛ն գ. Ծակիչ. գործիք, ո-րոգայթ, հողք, թակարդ:

To Trepán, բ, ն. Ծակել շաղափով. որ-սալ, թակարդել, արկանել 'ի հողս, պատրել:

Trephíne թրիֆա՛յն գ. Գչիր:

Trepidátion թրէփիտէ՛յշըն գ. Դող, դո-ղումն, սասկումն. երերումն, թրթռումն. ահ, երկիւղ, արհաւիրք. տագնապ, խռո-ճապ:

Tréspass թրէ՛սփէս գ. Յանցանք, մեղք. անցք ընդ սահմանն:

To Tréspass, բ, չ. Յանցանել, մեղան-չել. անցանել ընդ սահմանն:

Tréspasser թրէ՛սփէսըր գ. Յանցաւոր, մեղապարտ. որ անցանէ ընդ սահմանն, որ մտանէ 'ի սահմանս այլոց:

Tréssed թրէ՛սսէտ ած. Հիւսեալ, կապեալ:

Trésses թրէ՛սսիզ գ. Հիւսք վարսից, գէսք:

Tréstle թրէ՛սըլ գ. Սեղանակալ, եռո-տանի պատուանդան:

Tret թրէթ գ. Հատումն կամ զեղչումն 'ի գնոց վաճառաց:

Tréthings թրէ՛թհինկզ գ. Հարկ, սակ:

Trévet թրէ՛վէթ գ. Եռոտանի, սանակալ, կաթսակալ:

Trey թրէյ գ. Երրեակ թիւ 'ի խաղս:

Tríable թրա՛յէպըլ ած. Փորձելի կամ քննելի: [դութիւն:

Tríad թրա՛յէտ գ. Երրեակ թիւ, երրոր-

Tríal թրա՛յէլ գ. Փորձ, հանդէս, քննու-թիւն. դատ:

Triángle թրայէ՛նկըլ գ. Եռանկիւն:

Triángular թրայէ՛նկիուլըր ած. Եռան-կիւնի: [ցեղի:

Tribe թրայպ գ. Ցեղ, տոհմ, գաւազան

Tribulátion թրիպիուլէ՛յշըն գ. Վիշտ, նե-ղութիւն, անձկութիւն, տառապանք:

Tribúnal թրայպիու՛նէլ գ. Ատեան, բեմ դատաւորի, դատաստանարան, դատաս-տան:

Tríbune թրի՛պիուն գ. Տրիբուն:

Tribunítial, Tribunítious թրիպիունի՛-շէլ, թրիպիունի՛շըս ած. Տրիբունական:

Tríbutary թրի՛պիութէրի ած. Հարկատու. հպատակեալ, տուրքն. հարկեալ:

Tríbutary, գ. Հարկատու:

Tríbute թրի՛պիութ գ. Հարկ, հաս:

Trice թրայս գ. Կէտ, վայրկեան, րոպէ: In a –, 'ի միում վայրկենի, 'ի քթթել ա-կան, իսկոյն, անդէն և անդ:

Trichótomy թրայքօ՛թօմի գ. Եռատութիւն, բաժանումն յերիս:

Trick թրիք գ. Խորամանկութիւն, ճար-տարութիւն, հնարք. նենգութիւն, չա-րութիւն, խաբէութիւն, խարդախութիւն. խաղ, ծաղր, կատակ. կերպ, եղանակ:

To Trick, բ, ն. Խաբել, պատրել, խաղ առնել. հիւսել, կապել, յօրինել, պճնել, զարդարել. գծագրել: [խել:

To Trick, բ, ն. Խորամանկել, խարդա-

Trícker թրի՛քըր գ. Ձգանք հրացանի: Գրի և Trigger. [ճանք:

Trícking թրի՛քինկ գ. Զարդ, պաճու-

Tríckish թրի՛քիշ ած. Խորամանկ, պա-տիր, խաբեբայ, նենգաւոր:

To Tríckle թրի՛քըլ բ, չ. Կաթել, կայլա-կել, շիթ առ շիթ հոսել, ծորել:

Trícksy թրի՛քսի ած. Ազնիւ, սիրուն, գե-ղեցիկ:

Tríck-track թրի՛ք-թրէք գ. Տապլեղ:

Trícolour թրա՛յքըլըր գ. Դրօշ եռագոյն:

Trícoloured թրա՛յքըլըրտ ած. Եռագոյն:

Tricórporal թրայքօ՛րփօրէլ ած. Եռամարմին:

Tride թրայտ ած. Կարճ և արագոտն:

Trídent թրա՛յտէնթ գ. Եռաժանի կամ երեքարձէն:

Trídent, ած. Եռաժանի: [ւառի:

Tríding թրա՛յտին գ. Երրորդ մասն գա_

Tríduan թրի՛տիուըն ած. Եռօրեայ:

Triénnial թրայէ՛ննիէլ ած. Եռամեայ:

Tríer թրա՛յըր գ. Փորձող, փորձառու. քննիչ, դատաւոր:

To Trífallow թրա՛յֆէլօ բ, ն. Արօրադրել երրորդ անգամ, հերկել երիցս:

Trífid թրա՛յֆիտ ած. Եռաբաժին, եռամասն, եռաբաշխ:

Trífle թրա՛յֆըլ գ. Անօտիք, խաղալիկք, նանրութիւն, չնչին ինչ:

To Trífle, բ, չ. Խաղալ կամ զուարճանալ անօտեօք, զծաղու գալ, խեղկատակել, ժամավաճառ լինել 'ի մնոտիս. նանրանալ, 'ի դերև ելանել:

To Trífle, բ, ն. Խաղ առնել, նանրացուցանել, 'ի դերև հանել:

Trífler թրա՛յֆլըր գ. Որ զծաղու գայ կամ ընդ խաղս խօսի, ժամավաճառ 'ի մնոտիս:

Trífling թրա՛յֆլին ած. Չնչին, մնոտի, ունայն, անպիտան:

Tríflingly թրա՛յֆլինլի մ. Յունայնս, վայրապար, 'ի նանիր, 'ի մնոտիս:

Trifóliate թրայֆօ՛լիէթ ած. Եռասաղարթ, երեքտերևեան:

Tríform թրա՛յֆօրմ ած. Երեքկերպեան, երեքդիմի, եռաձև:

Trígger թրի՛կըր գ. Շղթայ անուոյ կառաց. ձգանք հրացանի:

Tríglyph թրա՛յկլիֆ գ. Զարդ ինչ ճարտարապետական:

Trígon թրա՛յկօն գ. Եռանկիւն:

Trígonal թրի՛կօնէլ ած. Եռանկիւնի:

Trigonómetry թրիկօնօ՛միթրի գ. Եռանկիւնաչափութիւն:

Trigonométrical թրիկօնօմէ՛թրիքէլ ած. Եռանկիւնաչափական:

Triláteral թրայլէ՛թէրէլ ած. Եռակողմեան, եռակողմն:

Trill թրիլ գ. Գեղգեղումն (ըստ երաժշտաց):

To Trill, բ, ն. Գեղգեղել կամ հնչեցուցանել:

To Trill, բ, չ. Կաթել, կայլակել, շիթ առ շիթ հոսել. գեղգեղել:

Tríllion թրի՛լիըն գ. Եռամիլիոն:

Trilúminar, Trilúminous թրայլիու՛մինէր, թրայլիու՛մինըս ած. Եռալոյս:

Trim թրիմ ած. Գեղեցիկ, յարդարուն, արուեստակեալ:

Trim, գ. Զարդ, զարդարանք, սպաճուճանք:

To Trim, բ, չ. Հաւասարակշիռ կալ, կամիլ երկոցունց հաճոյանալ, յարմարել զանձն ըստ ժամանակին:

To Trim, բ, ն. Կազմել, յօրինել. սպաճնել, զարդարել, սեթևեթել. սափրել, գերծուլ. հատանել, յապաւել, քչտել. սրբել, մաքրել, յարդարել. հաւասարակշիռ առնել, ուղղել:

Trímly թրի՛մլի մ. Գեղեցիկս, վայելուչս, սպաճնազարդ, արուեստախառն:

Trímmer թրի՛մըր գ. Որ երկուց տերանց ծառայէ կամ յերկուս հետս կայցէ. մասն ինչ փայտի ագուցեալ:

Trímming թրի՛մին գ. Զարդք կամ սպաճուճանք զգեստուց:

Trímness թրի՛մնէս գ. Մաքրութիւն, վայելչութիւն:

Trínal թրա՛յնէլ ած. Երրեակ, եռակի:

Trine թրայն գ. Եռամասնեայ հայեցուած մոլորակաց:

To Trine, բ, ն. Կարգել կամ դնել յեռամասնեայ հայեցուածի:

Trínity թրի՛նիթի գ. Երրորդութիւն, երրեակ և մի աստուածութիւն:

Trínket թրի՛նքէթ գ. Պաճուճանք, հրապուրանք. չնչին զարդք:

Trióbolar թրայօ՛պօլէր ած. Երեքդրամեան, չնչին, մնոտի, անպիտան, անարգ:

To Trip թրիփ բ, ն. Գլթեցուցանել կամ գայթակղեցուցանել ոտիւք. սասանեցուցանել. հանել 'ի վեր, գտանել:

Trip, գ. Հարուած ոտից. գայթ, գայթակղութիւն, խոչընդոտն. սայթաքումն, վրիպումն. յանցանք, սխալանք. կարճ 'ի կարճոյ ճանապարհ, պտոյտ, շրջան:

To Trip, բ, չ. Սխալել ոտից, հարկանել զոտն, գլթել. սահիլ, սայթաքիլ. սխալիլ, վրիպել, յանցանել. սատանիլ, տատանիլ. վազվզել, ոստոստել. ճանապարհ առնել կարճ 'ի կարճոյ:

Trípartite թրի՛փէրթայթ ած. Բաժանեալ յերիս, եռամասնեայ:

Tripe թրայփ գ. Փորոտի, ընդերք, քաղիրթ. փոր, որովայն: [եռոտանի:

Trípedal թրի՛փիտէլ ած. Երեքոտանեայ,

Tripétalous թրայփէ՛թէլըս ած. Երեքտերևեան, եռաթերթ:

Tríphthong թրի՛ֆթհօն գ. Եռաձայն, եռաբարբառ:

Tríple թրի՛փլ ած. Եռապատիկ, երեքկին, երրեակ, եռակի. եռապատկեալ:

To Tríple, բ, ն. Եռապատկել, երեքկնել:

Tríplet թրի՛փլէթ գ. Երրեակ ինչ նոյնատեսակ. եռատող ոտանաւոր:

Tríplicate տրիփլիքէյտ ած. Եռապատկեալ, եռապատիկ։

Triplicátion, Triplícity տրիփլիքէշըն, տրայփլիսիթի գ. Եռապատկութիւն։

Trípmadam տրիփմէտէմ գ. Գառնադմակնիկ փոքր (խոտ)։

Trípod տրայփօտ գ. Եռոտանի. եռոտանի աթոռ Ապողոնի։

Trípoly տրիփօլի գ. Աւազ ինչ փայլեցուցիչ մետաղաց։ [գթէ։

Trípper տրիփփըր գ. Որ վազվզէ կամ

Trípping տրիփփին ած. Թեթև, արագընթաց, շոյտ։

Trípping, գ. Կայթ, ոստոստումն։

Tríppingly տրիփփինլի մ. Արագութբ, երագս, թեթևս։

Tríptote տրիփթօթ գ. Եռահոլով (բառ)։

Triréme տրայրիմ գ. Յականաւ երեքկարգեան թիոց։

Triséction տրայսէքշըն գ. Եռատութի, բաժանումն յերիս։

Trist, Tryst տրիստ գ. Տօնավաճառ. ժամադրութիւն։

Trisyllábical տրիսիլլէպիքըլ ած. Եռավանկ։ [բառ։

Trisy'llable տրիսիլլէպըլ գ. Եռավանկ

Trite տրայտ ած. Մանրեալ, մաշեալ, հնացեալ, անարգ, փանաքի։

Tríteness տրայտնէս գ. Հնութիւն, յաճախութիւն, փանաքութիւն։

Trithéism տրայթհիիզմ գ. Աղանդ երեքաստուածեանց։

Tríturable տրիչիուրէպըլ ած. Մանրելի, փշրելի, լուելի։

Triturátion տրիչիուրէշըն գ. Փշրումն, լուումն, մանրումն։

Tríumph տրայըմֆ գ. Յաղթանակ, յաղթական հանդէս. յաղթութիւն. ցնծութիւն։

To Tríumph, բ, չ. Կատարել հանդէս յաղթութեան կամ առն ցնծութեան, ցնծալ յաղթանակաւ. յաղթանակել, յաղթել, ախրել. խրոխտալ, պանծալ։

Triúmphal տրայըմֆէլ ած. Յաղթական, յաղթողական, յաղթութեան։

Triúmphant տրայըմֆէնտ ած. Յաղթական, յաղթողական։

Triúmphantly տրայըմֆէնթլի մ. Յաղթանակաւ, յաղթողաբար։

Triúmpher տրայըմֆըր գ. Յաղթական, յաղթանակող։

Triúmvirate, Triúmviri տրայըմվիրէտ, տրայըմվիրայ գ. Եռապետութի, եռապետք, միաբանութիւն կամ իշխանութիւն երից անձանց։

Tríune տրայիուն ած. Երրեակ և մի։

Trívet տրիվէտ գ. Եռոտանի։

Trívial տրիվիըլ ած. Անարգ, ընկեցիկ, չնչին, գռեհկաբեայ. հասարակ, սոսկական, ռամկական։

Trívially տրիվիըլլի մ. Հասարակ կամ անպաճոյճ օրինակաւ, սովորաբար. անարգաբար։

Trívialness տրիվիըլնէս գ. Հասարակ եղանակ, գռեհկական ոճ. անարգութիւն, անպիտանութիւն։

To Troat տրօտ բ, ն. Գոչել եղջերուի։

Trócar տրօքըր գ. Գործի ինչ վիրաբուժից։

Trocháical տրօքէյիքըլ ած. Մեծատար (ոտանաւոր)։

Tróchee տրօքի գ. Մեծատար։

Trod, Trödden տրօտ, տրօտտըն. Անցեալ ընդունելութիւն to Tread բայի։

Trode տրօտ. Կատարեալ ժամանակ to Tread բայի։

Trode, գ. Քայլ, ընթացք, ճանապարհ։

Tróglodite տրօկլօտայտ գ. Անձաւաբնակ, ծակամուտ։

To Troll տրօլ բ, ն. Պտուտել, շրջանակել, ածել շուրջանակի։

To Troll, բ, չ. Պտուտիլ, յածիլ շուրջանակի, յածիլ. ձուկն որսալ կարթիւ։

Tróllop տրօլլըփ գ. Կին գծուծ կամ աղտեղի։

Trónage տրօնիճ գ. Բաժ կշռոյ։

Troop տրուփ գ. Ամբոխ, բազմութիւն. գունդ, խումբ։

To Troop, բ, չ. Խմբել, հաւաքիլ. խմբովին կից խուռն ընթանալ. գնալ 'ի միասին։

Tróoper տրուփըր գ. Հեծելազօր, հեծեալ, ձիաւոր, այրուձի։

Trope տրօփ գ. Փոխակերպութիւն կամ փոխաբերութիւն (ըստ ճարտասանից)։

Tróphied տրօֆիտ ած. Ախոյեանաւոր, զարդարեալ յաղթանակօք։

Tróphy տրօֆի գ. Ախոյեան, նշան յաղթութեան, յաղթանակ։

Trópic տրօփիք գ. Արևադարձ, շրջանակ արևադարձի։

Trópical տրօփիքըլ ած. Փոխաբերական, այլաբանական. արևադարձի։

Tropológical տրօփօլօճիքըլ ած. Բարոյական, այլաբանական։

Tropólogy տրօփօլըճի գ. Բարոյական իմաստ, այլաբանութիւն։

Trot տրօտ գ. Երագ ընթացք. պառաւ զառամեալ։

To Trot, բ, չ. Երագ ընթանալ, երագել յընթացս։

Troth տրօթհ գ. Հաւատք. հաւատարմութիւն. ճշմարտութիւն, ստուգութիւն։

Tróthless թրօ՛թհլէս ած. Անհաւատարիմ, նենգաւոր, սուտ:

Tróthplight թրօ՛թհփլայթ ած. Խօսեալ յամուսնութիւն:

Trótter թրօ՛թթըր գ. Երագընթաց ձի. ոտն ոչխարի:

Troúbadour թրու՛պատուր գ. Հաղներգու, նախնի բանաստեղծ (գաղղիացւոց):

Tróuble թրը՛պլ գ. Խռովութիւն, տագնապ, վարանումն. վիշտ, նեղութիւն, աշխատութիւն, ձանձրոյթ. չփոթ, խառնակութիւն. արգել, խոչ, դժուարութիւն: — -state, խռովիչ հասարակաց, ապստամբեցուցիչ:

To Tróuble, բ. ն. Խռովել. խռովեցուցանել, ամբոխել, ալեկել, չփոթել. նեղել, ձանձրացուցանել, զզուել, տանջել, տագնապել, վշտացուցանել. աշխատ առնել, զբաղեցուցանել. պղտորել, յուզել, շարժել: — himself, նեղել զանձն, խռովիլ, տագնապիլ, հոգալ, աշխատ լինել:

Tróubler թրը՛պլըր գ. Խռովիչ, ամբոխիչ, խանգարիչ:

Tróublesome թրը՛պլսըմ ած. Նեղիչ, ձանձրացուցիչ, ձանձրալի, անհանգիստ, տաղտկալի. ծանր, դժուարին, դժնդակ, տարժանելի. ցաւագին, վշտալի:

Tróublesomely թրը՛պլսըմլի մ. Նեղութեամբ, յանդէպս, 'ի տարաժամու:

Tróublesomeness թրը՛պլսըմնէս գ. Նեղութիւն, անձկութիւն, դժուարութիւն, անտեղութիւն:

Tróublous թրը՛պլըս ած. Խռովեալ, ամբոխեալ. չփոթ, ալեկայոյզ, խռովայոյզ, մրրկածուփ:

Tróver թրօ՛վըր գ. Դատ ընդդէմ գտանողի ընչից ուրուք:

Trough թրօֆ գ. Կուր, տաշտ, անօթ խոռոչաւոր ընդ երկայն:

To Trounce թրա՛ունս բ. ն. Փութչիչ յարուցանել 'ի վերայ:

Tróusers թրա՛ուզըրզ գ. Վարտիք կամ անդրավարտիք երկայն:

Trout թրա՛ութ գ. Կարմրախայտ (ձուկն). միամիտ կամ պարզամիտ ոք:

To Trow թրօ բ. չ. Կարծել, համարել, դնել 'ի միտ:

Trówel թրա՛ուէլ գ. Ծեփիչ որմադրաց:

Trówsers թրա՛ուզըրզ. Տ. Tróusers.

Troy-weight թրօյ-ուէյթ գ. Չափ ինչ կշռոց:

Trúant թրու՛ընթ գ. Դատարկաշրջիկ կամ դատարկասուն ոք: — ship, պարապորդութիւն, ծուլութիւն:

Trúant, ած. Դատարկաշրջիկ, ուսումնատեաց, պարապորդ:

To Trúant բ. չ. Դատարկ շրջել, անփոյթ լինել:

Trúbtail թրը՛պթէյլ գ. Կին կարճահա- [սակ:

Truce թրուս գ. Զինադադարումն. հանգիստ կամ դուլ առ վայր մի:

Trucidátion թրուսիտէ՛յշըն գ. Սպանութիւն, սատակումն, կոտորած:

Truck թրըք գ. Փոխանակութիւն. ճախարակ, անիւ:

To Truck, բ. ն. և չ. Փոխանակել, փոփոխել, փոխել ընդ:

Trúckle թրը՛քլ գ. Անուակ, սայլակ երկանիւ: — -bed, մահիճք շարժական:

To Trúckle, բ. չ. Անկանիլ ընդ կամ 'ի ներքոյ, հպատակիլ, հնազանդիլ, նուաճիլ ընդ:

Trúculence թրը՛քիուլէնս գ. Դաժանութիւն, դժնէութիւն:

Trúculent թրը՛քիուլէնթ ած. Անագորոյն, վայրագ, դաժան, ամեհի, դժնեայ, զայրացեալ, անողորմ, սատակիչ:

To Trudge թրըճ բ. չ. Ընթանալ յայսկոյս կամ յայնկոյս, տագնապիլ, աշխատ լինել, տարժանիլ:

True թրու ած. Ճշմարիտ, ուղիղ, արդար, ստոյգ, հաւաստի, անշուշտ. անվրէպ, անմոլար, անխաբ. հարազատ, անկեղծ, անխարդախ. հաւատարիմ, հաստատուն, աներկբայ. արդարախօս, արդարակորով, անստգիւտ. ճիշդ, անվրէպ, քաջ. արդարացի, իրաւացի: — -born, հարազատ, քաջազգի, ազնուազարմ: — -bred, հաստատի, տիրապէս, 'ի բնէ, բնիկ: — -hearted, անկեղծ, միամիտ, հաւատարիմ: — -heartedness, անկեղծութիւն, հաւատարմութիւն: — -love, ամենասիրելի:

Trúeness թրու՛նէս գ. Հաւատարմութիւն, անկեղծութիւն:

Truepénny թրուփէ՛ննի գ. Հաւատարիմ կամ անկեղծ ոք:

Trúffle թրու՛ֆլ գ. Գետնախնձոր:

Trug թրըկ գ. Տաշտակ կրոյ որմադրաց:

Trull թրըլ գ. Բոզ անարգ, պոռնիկ. աղջիկ, օրիորդ:

Trúly թրու՛լի մ. Ճշմարտիւ, արդարև, ստուգիւ, հաւաստեաւ, տիրապէս:

Trump թրըմփ գ. Փող (նուագարան). թուղթ յաղթող 'ի խաղու. յաղթանակ, յաղթութիւն:

To Trump, բ. ն. Յաղթել յաղթական թղթով: — up, խորամանկել, հնարել, նիւթել:

Trúmpery թրը՛մփըրի գ. Սնոտի պաճուճանք, սնթեւեթք. կեղծիք, ստութիւն, պատիր խաբէութիւն, մնացք, խաղալիկ. նանրութիւն:

Trúmpet թրը՛մփէթ գ. Փող. փողահար. քարոզ, հռչակող: Ear- –, շեփոր ականջաց: Speaking- –, ձայնատար փող:

To Trúmpet, բ, ն. Ի ձայն փողոյ ազդարարել, քարոզել, հռչակել, հռչակ հարկանել:

Trúmpeter թրը՛մփէթըր գ. Փողար. քարոզ, հրատարակիչ. շաղփաղփ, մեծաբան. ձուկն ինչ:

To Trúncate թրը՛նքէյթ բ, ն. Կրճատել, հատանել, յապաւել:

Truncátion թրընքէ՛յշըն գ. Կրճատումն, յապաւումն:

Trúncheon թրը՛նչըն գ. Լախտ. բիր, գաւազան:

To Trúncheon, բ, ն. Բրածեծ առնել, հարկանել գաւազանաւ:

Truncheonéer թրընչընի՛ր գ. Գաւազանակիր:

Trúndle թրը՛նտըլ գ. Ճախարակ, անիւ, թաւալական ինչ: – -tail, կին խառնագնաց կամ բոզ:

To Trúndle, բ, չ. Պտուտիլ, հոլովիլ, շրջանակիլ:

Trunk թրընք գ. Բուն ծառոյ, արմ, իրան կամ կոճղ մարմնոյ. թանձրութիւն, ստուար մարմին. արկղ, սնդուկ, տապանակ, գզրոց. պատիճ կամ կնճիթ փղի. շնչահար գործի. ագուգայ, խողովակ: – -hose, վարտիք, մոյկ: – -maker, արկղագործ:

To Trunk, բ, ն. Հատանել, կրճատել, յապաւել.

Trúnked թրը՛նքթ ած. Որ ունի զբուն կամ զարմ:

Trúnnion թրը՛նյըն գ. Օղամանեակք թընդանօթի:

Trúsion թրու՛ժըն գ. Մղումն, վարումն 'ի ներքս, մխումն, մղանք:

Truss թրըս գ. Աղեկապ. խուրձ, տըրցակ. վարտիք լայն: – maker, յօրինիչ աղեկապից:

To Truss, բ, ն. Կապել 'ի խրձունս կամ 'ի բեռինս, կապել 'ի միասին, ժողովել, հաւաքել:

Trust թրըսթ գ. Վստահութիւն, ապահովութիւն, յոյս, ապաւինութիւն. հաւատ, հաւատարմութիւն. խոստումն. բան, երաշխաւորութիւն. ապառիկ. խորհուրդ, գաղտնիք. աւանդ, պահեստ, երաշխ. մտերմութիւն, սերտ բարեկամութիւն:

To Trust, բ, ն. Վստահիլ, ապաւինիլ, յուսալ. հաւատալ. թողուլ, աւանդել, յանձնել, ապառնան առնել, տալ յաւանդ կամ 'ի պահեստ, յապառիկ վաճառել:

To Trust, բ, չ. Վստահ լինել, յուսալ, ակն ունել. ապաւինիլ. հաւատալ:

Trustée թրըսթի՛ գ. Երաշխաւոր, աւանդատու, որում յանձնեալ է ինչ:

Trúster թրը՛սթըր գ. Որ վստահանայ կամ հաւատայ:

Trústiness թրը՛սթինէս գ. Հաւատարմութիւն:

Trústless թրը՛սթլէս ած. Անհաւատարիմ, յոր չէ մարթ վստահ լինել:

Trústy թրը՛սթի ած. Հաւատարիմ, սերտ, մտերիմ, խորհրդապահ. քաջ, հաստատուն, անվանելի:

Truth թրութհ գ. Ճշմարտութիւն, ստուգութիւն, հաւատալիք. հաւատարմութի, հաստատութիւն. արդարութիւն, առաքինութիւն. ուղղութիւն, ճշգութի: Of a –, in –, ճշմարտիւ, յիրաւի, արդարև:

Trutinátion թրութինէ՛յշըն գ. Կշռութի, քննութիւն:

To Try թրայ բ, ն. Փորձել. առնուլ ըզփորձ կամ զչափ, ճաշակել, առնուլ զճաշակ. քննել, հարցանել, հարցափորձ առնել. կշռել. դատել. 'ի քննին կամ 'ի հանդէս մատուցանել. զտել, մաքրել:

To Try, բ, չ. Մտանել 'ի փորձ, փորձ փորձել, հնարել, ջանալ:

Tub թըպ գ. Հնձան տախտակամած, տակառ, տաշտ. թորումն լորձանց:

Tube թիուպ գ. Խողովակ: Optic –, հայելադիտակն:

Túbercle թի՛ուպէրքըլ գ. Պալար, խաղուարտ:

Túberose թի՛ուպրօզ գ. Ծաղիկ ինչ:

Túberous թի՛ուպէրըս ած. Խորտաբորտ, պալարաւոր:

Túbular թի՛ուպիուլէր ած. Խողովակաձև:

Túbulated, Túbulous թի՛ուպիուլէթէտ, թի՛ուպիուլըս ած. Խողովակեալ, խոռոչացեալ:

Túbule թի՛ուպիուլ գ. Փոքրիկ խողովակ կամ խոռոչ:

Tuck թըք գ. Սուսեր երկայն և նեղ. ցանց ինչ:

To Tuck, բ, ն. Կարճել, ամփոփել, հանգրճել. պարուրել:

To Tuck, բ, չ. Կարճիլ, ամփոփիլ. գալարիլ:

Túcker թը՛քըր գ. Լանջադեղ դաստառակ կամ լանջակալ կանանց:

Túcketsonance թը՛քէթսօնէնս գ. Նուագարան ինչ նախնեաց:

Túesday թի՛ուզտէ գ. Երեքշաբաթի:

Tuft թըֆթ գ. Փունջ. մացառք, թըփուտք, թաւ առոք:

To Tuft, բ, ն. Թաւ առոտք կամ անտառախիտ զարդարել:

Túfted, Túfty թը՛ֆթէտ, թը՛ֆթի ած. Թաւ, խիտ, թանձրախիտ, անտառախիտ, թաւամազ, բրդալից:

Tug թըկ գ. Քաշումն, ձգումն:

To Tug, բ, ն. Քաշել, ձգել, մղել, վարել. խլել. հանել, թափել, կորզել:

To Tug, բ, չ. Քաշել, ձգել, վարել. աշխատիլ, ճգնիլ, ջանալ, գուն գործել:

Túgger թը՛կըր գ. Որ ձգէ կամ հանէ:

Tuítion թիուիշըն գ. Տեսչութիւն, հոգ, խնամ, պաշտպանութիւն:

Túlip թիուլիփ գ. Կակաչ:

Túliptree թիուլիփթրի գ. Կակաչենի (ծառ ինչ կանադայ):

Túmble թը՛մպըլ գ. Թաւալգլոր անկումն, կործանումն:

To Túmble, բ, ն. Յածեցուցանել կամ քննել 'ի միտս. գլորել, թաւալել, գլել. հոլովել. ընկենուլ կամ արկանել 'ի վայր, թաւալգլոր իջուցանել:

To Túmble, բ, չ. Թաւալգլոր անկանիլ, կործանիլ. խուցն իջանել. թաւալիլ, գլորիլ. ճախր առնուլ, ընդ օլորս մտանել:

Túmbler թը՛մպլըր գ. Որ ճախր առնու կամ ընդ օլորս մտանէ, որ թաւալգլոր խաղայ. բաժակ ինչ մեծ:

Túmbrel թը՛մպրէլ գ. Սայլ աղբեաց:

Tumefáction թիումիֆէքշըն գ. Ուռոյց, այտումն:

To Túmefy թիումիֆայ բ, ն. Ուռուցանել, այտուցանել:

Túmid թիումիտ ած. Ուռուցեալ, այտուցեալ. խրոխտ, փքացեալ:

Túmorous թիումըրըս ած. Ուռուցեալ, այտուցիկ, ուռուցիկ. խրոխտ, փքացեալ, գոռոզ:

Túmour թիումըր գ. Ուռոյց, այտուց. փքացումն, գոռոզութիւն: [ամբ:

To Tump թըմփ բ, ն. Հող արկանել զծա-

Túmulose թիումիուլօս ած. Լի բլրովք, լեռնային:

Tumulósity թիումիուլո՛սիթի գ. Լինելն լեռնային կամ լի բլրովք:

Túmult թիումըլթ գ. Ամբոխ շփոթի, աղաղակ, խռովութիւն, շփոթ:

Tumúltuarily թիումը՛լթիուէրիլի մ. Ամբոխաւ, վրդովմամբ, խռովութեամբ:

Tumúltuariness թիումը՛լթիուէրինէս գ. Խռովայուզութիւն:

Tumúltuary թիումը՛լթիուէրի ած. Շփոթ, ամբոխալից, անկարգ. խռովալից, անհանգիստ:

To Tumúltuate թիումը՛լթիուէյթ բ, ն. Ամբոխել, խռովել, վրդովել:

Tumultuátion թիումըլթիուէ՛յշըն գ. Խռովութիւն, յուզմունք, խառնակութիւն:

Tumúltuous թիումը՛լթիուըս ած. Խռովալից, ամբոխալից, խռովեալ, վրդովեալ, բազմավրդով, խառնակ. խռովայոյզ, ամբոխայոյզ:

Tumúltuously թիումը՛լթիուըսլի մ. Ամբոխաւ, խռովութեամբ, վրդովմամբ:

Tun թըն գ. Տակառ. չափ ինչ հեղանիւթոյ. քանակութիւն մեծ, բազմութիւն. կշիռ երկու հազար լաերայ. արբշիռ. խարանարդ միջոց 'ի նաւի:

To Tun, բ, ն. Արկանել 'ի կարաս կամ 'ի տակառ:

Túnable թիունէպըլ ած. Ներդաշնակաւոր, քաղցրանուագ:

Túnableness թիունէպըլնէս գ. Ներդաշնակութիւն, քաղցրաձայնութիւն:

Túnably թիունէպլի մ. Ներդաշնակութեամբ, քաղցրաձայն հնչմամբ:

Tune թիուն գ. Եղանակ ձայնից, երաժշտութի. ձայն, հնչիւն, բարբառ. միաբանութիւն ձայնից կամ նուագարանաց, ներդաշնակութիւն, դաշնակաւորութիւն. համեմատութիւն, չափակցութիւն, վայելչութիւն:

To Tune, բ, ն. Ներդաշնակել, յարմարել զնուագարանս. եղանակել, նուագել. յարմարել, պատշաճել, համեմատել:

To Tune, բ, չ. Յարմարիլ կամ միաբանիլ ձայնից. եղանակել:

Túneful թիունֆուլ ած. Եղանակաւոր, ներդաշնակաւոր, երաժշտական, քաղցրանուագ:

Túneless թիունլէս ած. Անհամաձայն, չարաձայն:

Túner թիունըր գ. Որ յարմարէ զնուագարանս. նուագող:

Túnic թիունիք գ. Պատմուճան, պարեգօտ. հոլանի հանդերձ (սարկաւագաց). թաղանթ, մաշկ, կեղև, միզն, պարունակ:

Túnicle թիունիքըլ գ. Կեղև, մաշկ, թաղանթ:

Túnnage թը՛ննէճ գ. Տակառաչափ, կշիռ կամ չափ ծանրութեան տակառի. բաժ կամ մաքս տակառաչափի:

Túnnel թը՛ննէլ գ. Խողովակ կամ պատուհան ծխնելուզի. ձագար. ցանց կամ վարմ ինչ. անցք ստորերկրեայ:

To Túnnel, բ, ն. Ձագարաձև յօրինել. որսալ վարմիւ:

Túnny թը՛ննի գ. Թուն (ձուկն, լտ. թը- ննուս վուլկարիս):

Tup թըփ գ. Խոյ, խոյ ոչ մալեալ:

To Tup, բ, ն. Խեթկել իբրև զխոյ:

Túrban, Túrbant, Túrband թը՛րպըն, թը՛րպընթ, թը՛րպընտ գ. Փակեղն, փաթթոց թեալ խոյր արևելեայց, ապարօշ:

Túrbaned թը՛րպընտ ած. Որ կրէ զփակեղն:

Túrbary թը՛րպըրի գ. Ազատութիւն կրելոյ զխոտալից կոշտս հողոյ:

Túrbid թը՛րպիտ ած. Պղտոր, պղտորեալ:

Túrbidness թը՛րպիտնէս գ. Պղտորութիւն:

Túrbinated թը՛րպինէյթէտ ած. Պարուրաձև, ոլորապտոյտ, եղջերապտոյտ, բրգաձև:

Turbinátion թըրպինէ՛յշըն գ. Շրջան ոլորապտոյտ կամ կոնաձև:

Túrbith թը՛րպիթ գ. Անգլիկ զանեալ:

Túrbot թը՛րպըթ գ. Վահանաձուկն:

Túrbulence, Túrbulency թը՛րպիուլէնս, թը՛րպիուլէնսի գ. Ամբոխումն, խռովութիւն, պղտորութիւն. յոյզք, ծփանք:

Túrbulent թը՛րպիուլէնթ ած. Պղտոր, պղտորեալ, յուզեալ, խռովեալ, խռովասէր, խռովարար:

Túrbulently թը՛րպիուլէնթլի մ. Պղտորմամբ, խռովութեամբ, աղմկաւ:

Turd թըրտ գ. Աղբ, քակոր, ապաւառ, յաւելուած, կղկղանք:

Turf թըրֆ գ. Խոտալից կոշտ հողոյ, մարգագետին:

To Turf, բ, ն. Մարգագետին կամ կանաչագեղ զարդարել:

Túrfines թը՛րֆինէս գ. Դալարութիւն գետնոյ:

Túrfy թը՛րֆի գ. Դալարի կամ կանաչագեղ (գետին):

Túrgent թը՛րճէնթ ած. Ուռուցեալ, ուռուցիկ, այտուցիկ:

Turgéscence, Turgéscency թըրճէ՛սսէնս, թըրճէ՛սսէնսի գ. Ուռուցումն, ուռոյց, այտոյց. փքացումն, գոռոզութիւն:

Túrgid թը՛րճիտ ած. Ուռուցեալ, ուռուցիկ, այտուցիկ. փքացեալ, խրոխտ, մեծաբան, մեծախապանծ:

Turgídity թըրճի՛տիթի գ. Այտումն, այտոյց, ուռոյց:

Túrkey թը՛րքի գ. Հնդկահաւ:

Túrkois թը՛րքօյզ գ. Ակն կամ քար ինչ երկնագոյն:

Túrkscap թը՛րքսքէփ գ. Վայրի շուշան:

Turm թըրմ գ. Գունդ, խումբ:

Túrmeric թը՛րմըրիք գ. Տունկ ինչ բազմատեսակ և կաթնածոր:

Turmóil թըրմօ՛յլ գ. Աշխատութիւն, վիշտ, տագնապ:

To Turmóil, բ, ն. Աշխատ կամ անհանգիստ առնել, նեղել, տագնապել, տառապեցուցանել:

Turn թըրն գ. Շրջանակութիւն, հոլովումն, թաւալումն. պտոյտ, շրջան. ձևք, գնացք, ընթացք. փոփոխումն, այլայլութիւն, յեղափոխութիւն. առիթ, պատեհ, պատահումն, դէպք. կարգ, շրջան, դարձ, դարձուած, անգամ, նուագ. հնարք, ճարտարութիւն. եղանակ, ոճ, օրինակ, ձև, կերպ, սարաս. զարդ, վայելչութիւն. վայրկեան, քայլափոխ: By —, փոփոխ, փոփոխակի, կարգաւ, զկնի միմեանց:

To Turn, բ, ն. Դարձուցանել, պտուտել, շրջանակել. հոլովել, թաւալել. շրջել, փոփոխել. փոխել, այլայլել, յեղաշրջել. թարգմանել, յեղուլ. խառնակել (զստամոքսն). շրջել զմիտս, յիմարեցուցանել. խոտորեցուցանել, թիւրել. ծալել, կրկնել. յածեցուցանել, տանել. բթացուցանել. հանել 'ի բաց, վարել, մերժել, հալածել: — away, 'ի բաց հանել, թողուլ, արձակել. 'ի բաց դարձուցանել, 'ի բացեայ կամ հեռի առնել: — back, յետս կամ անդրէն դարձուցանել: — off, 'ի բաց արձակել. թողուլ, յանձն առնել. 'ի բաց դարձուցանել, հեռացուցանել: To be turned of, անցանել, յառաջ խաղալ, մեծանալ: — over, անցուցանել, դարձուցանել, տանիլ. շրջել զթերթս, ընթեռնուլ, քննել: — to, դիմել առ, ապաստան լինել:

To Turn, բ, չ. Դառնալ, պտուտիլ, հոլովիլ, շրջան առնուլ, յածիլ, պատիլ. դառնալ յետս, դարձ առնել. շարժիլ, շրջիլ. փոփոխիլ, այլայլիլ, փոխարկիլ, լինել, անցանել. խոտորիլ, թիւրիլ. զիջանիլ. թթուիլ, ապականիլ. կախեալ կալ, հաստատիլ. խելագարիլ, անկանիլ 'ի մտաց. ուղղիլ, յուղղութիւն դառնալ. սթափիլ, զգաստանալ, անձին զգալ: — away, off, 'ի բաց դառնալ, շեղիլ, խոտորիլ, թիւրիլ:

Túrnbench թը՛րնպէնչ գ. Ճախարակ (գործի): [ապստամբ:

Túrncoat թը՛րնքօթ գ. Թիկնադարձոյց,

Túrner թը՛րնըր գ. Ճախարակագործ, որ գործէ ճախարակաւ:

Túrning թը՛րնինկ գ. Պտոյտ, շրջան, ոլորտ, մանուած, շաւիղ:

Túrningness թը՛րնինկնէս գ. Մանուածք բանից, հնարք, փախուստ:

Túrnip թը՛րնիփ գ. Շողգամ:

Túrnpike թը՛րնփայք գ. Միջնարգել, ցանկապատ, անջրպետ, ցանկ, արգել:

Túrnsick թը՛րնսիք ած. Որ ունի պտոյտ գլխոյ:

Túrnsol թը՛րնսօլ գ. Արևածաղիկ:

Túrnspit թը՛րնսփիթ գ. Հոլովիչ շամփրոյ կամ անուոյ խորտկաց:

Túrnstile թը՛րնսթայլ գ. Միջնարգել, արգել. խափան, ցանկ:

Túrpentine թը՛րփէնթայն գ. Իւղ բևեկնոյ, ռետին:

Túrpitude տըրփիթիուտ գ. Պարշութի, տգեղութիւն, զազրութիւն, ապաեղութի, պագշոտութիւն, անպատուութիւն:

Túrquoíse տըրքիզ գ. Տես Turkois.

Túrret տըրրէթ գ. Աշտարակ փոքր:

Túrreted տըրրէթէտ ած. Աշտարականձև, աշտարականման:

Túrtle, Túrtledove տըրթըլ, տըրթըլտըվ գ. Տատրակ. կրիայ:

Tush! թըշ մկ. Վա՜շ, ո՜ն անդր, քա՜ւ:

Tusk թըսք գ. Ժանիք գազանաց:

Túsked, Túsky թըսքէտ, թըսքի ած. Ժանեւոր:

Túsauck թըսսըք գ. Փունջ, խուրձն:

Tut! թըթ մկ. Վա՜շ, ո՜ն անդր:

Tútelage թիութէլէճ գ. Խնամակալութիւն որբոյ:

Tútelar, Tútelary թիութիլէր, թիութիլէրի ած. Խնամակալու, պաշտպան, պահպանողական:

Tútor թիութըր. Խնամակալու, դաստիարակ, մանկածու, վարժապետ:

To Tútor, բ, ն. Դաստիարակել, մարզել, հրահանգել, ուսուցանել, ուղղել:

Tútorage թիութըրէճ գ. Իշխանութիւն դաստիարակի կամ ուսուցչի:

Tútoress թիութըրէս գ. Կին խնամակալու կամ դաստիարակ:

Tútty թըթթի գ. Ալպար, շուփայ:

Tuz թըզ գ. Փունջ կամ խոպոպիք հերաց:

Twain թուէյն ած. Երկու, կրկին, երկոքին:

Twang թուանկ գ. Ճաչիւն, շառաչիւն, բոմբիւն, ձայն, հնչիւն:

To Twang, բ. չ. Ճաչել, շառաչել. ղօղանջել, բոմբիւն կամ ձայն արձակել:

Twánglíng թուանկլին ած. Կարկաջաձայն, բազմաղաղակ:

To Twank թուէնք բ, չ. Ղօղանջել, հընչել, ձայն արձակել:

'Twas թուօզ. Համառօտութիւն It was բայի:

Twáttle թուօթըլ գ. Ճաղփաղփութիւն:

To Twáttle, բ, չ. Ճաղակրատել:

To Tweag, to Tweak թուիկ, թուիք բ, ն. Կտել մատամբք, կտտել:

To Twéddle թուիտըլ բ, ն. Հարկանել, շօշափել:

Twéezers թուիզըրզ բ. Փոքրիկ ունելիք, մազխիլ:

Twelfth թուէլֆթհ ած. Երկոտասաներորդ:

Twélfthtide թուէլֆթհթայտ գ. Յայտնութիւն Տեառն:

Twelve թուէլվ ած. Երկոտասան: — month, ամ մի:

Twéntieth թուէնթիէթհ ած. Քսաներորդ:

Twénty թուէնթի ած. Քսան:

Twíbill թուայպիլ գ. Նիզակ, գեղարդն:

Twice թուայս մ. Երկիցս, կրկին, կրկին անգամ, վերստին:

To Twídle թուայտըլ Տ. to Tweedle.

Twig թուիկ գ. Ոստ, ճիւղ:

Twíggen թուիկկըն ած. Հիւսեալ յոստոց, ակար:

Twíggy թուիկկի ած. Ոստալից, բազմաճիւղ:

Twílight թուայլայթ գ. Արշալոյս. լոյս երեկորին. աղօտ լոյս. նշմարանք, ընդ աղօտ տեսիլ:

Twílight, ած. Աղօտ, մթին, ստուերախառն, նուաղ. ընդ աղօտ տեսեալ:

Twin թուին գ. Երկուորեակ, երկուորի. երկուորեակ (կենդանակերպ):

To Twin, բ, չ. Երկուորեակ ծնանիլ. յարմարիլ, միաբանիլ:

Twinbórn թուինպօրն ած. Երկուորեակ, 'ի միասին ծնեալ:

Twine թուայն գ. Ջուան, առասան. ոլորտ, պատուած. պատատուն, ընդգըրկումն:

To Twine, բ, ն. Ոլորել, մանել. յարել. միաւորել:

To Twine, բ, չ. Ոլորիլ. յարիլ, միանալ, թեքիլ, գալարիլ, խոտորիլ. պատիլ, պատատիլ:

Twinge թուինճ գ. Կսկիծ, ցաւ սաստիկ, վիշտ, տանջանք. կտուած, հարուած, կըտուտ:

To Twinge, բ, ն. Նեղել, տանջել, կսկըծեցուցանել. կտտել:

Twínkle, Twínkling թուինքըլ, թուինքլին գ. Փայլումն, շողշողումն. քթթել ական, թարթափ աչաց, ակնարկութիւն: In the twinkling of an eye, 'ի քթթել ական, յական թօթափել, խկոյն, անդէն և անդ:

To Twinkle, բ, չ. Փայլիլ, փայլատակել, շողալ, շողշողել, խաղալ զաչս. քթթել կամ թարթափել զաչս. խաղալ կամ շարժիլ յանդէպս:

Twínling թուինլինկ գ. Գառն երկուորի:

Twínner թուիննըր գ. Որ երկուորեակս ծնանի:

Twirl թուըրլ գ. Ճրջանակութիւն, հոլովումն. պտոյտ, շրջան:

To Twirl, բ, ն. Պտուտել, շրջանակել, հոլովել:

To Twirl, բ, չ. Պտուտքիլ, հոլովիլ:

Twist թուիսթ գ. Հիւսուած, խառնուած. թել. առասան, չուան. ոլորումն, ոլորք, կուղ:

To Twist, բ, ն. Ոլորել, հիւսել, մանել,

կապել. գալարել, Թեքել. պատել, պատատել. շաղապատել, յարել, մածանել, խառնել: [տատիլ:

To Twist, բ, չ. Ոլորիլ. գալարիլ. պա-

Twíster թուիսթըր գ. Ոլորիչ, չուանագործ. գործի ոլորելոյ:

To Twit թուիթ բ, ն. Ցանդիմանել, կշտամբել, յերեսս հարկանել:

Twitch թուիչ գ. Կտտումն, կտուած, կծկումն կամ գալարումն սրտի: – grass, սէզ (ան. այրըք ցիոս):

To Twitch, բ, ն. Կտտել, խլել, Թափիլ:

Twítter թուիթթըր գ. Խայտանք, տըռփանք. յանդիմանիչ, կշտամբիչ:

To Twítter, բ, չ. Ճռուողել, ճչել. յանկարծ շարժիլ, խայտալ:

Twittletwáttle թուիթթըլթուօթթըլ գ. Շաղակրատանք, բաջբաջանք:

'Twixt թուիքսթ. Համառօտութիւն Betwixt բառի:

Two թու ած. Երկու, կրկին: – -edged, երկսայրի, երկբերան: – fold, երկպատիկ, կրկին, երկակի: – handed, հաստաբազուկ, կորովի: – -legged, քաջընթաց. երկոտանի:

Tye թայ գ. Տես Tie.

Ty'ger թայկըր գ. Տես Tiger.

Tyke թայք գ. Շուն. ստահակ:

Ty'mbal թիմպըլ գ. Թմբուկ հեծելոց:

Ty'mpan, Ty'mpanum, թիմփըն, թիմփընըմ գ, Թմբուկ ունկան:

Ty'mpanite, Ty'mpany թիմփընայթ, թիմփընի գ. Փքուռոյց ջրգողութիւն:

Type թայփ գ. Տիպ, օրինակ, նշան, նշանակ. տպագրութիւն:

To Type, բ, ն. Տպաւորել, օրինակել, նշանակել:

Ty'pic, Ty'pical թիփիք, թիփիքըլ ած. Օրինակական, խորհրդաւոր:

Ty'pically թիփիքըլլի մ. Օրինակաւ, օրինակաբար, խորհրդաբար:

Ty'picalness թիփիքըլնէս գ. Օրինակութիւն, այլաբանութիւն:

To Ty'pify թիփիֆայ բ, ն. Տպաւորել, օրինակել, նշանակել, նկարել:

Typógrapher թայփօկրէֆըր գ. Տպագրող:

Typográphical թիփօկրէֆիքըլ ած. Օրինակական. տպագրական:

Typográphically թիփօկրէֆիքըլլի մ. Օրինակաբար. ըստ օրինակի տպագրողաց:

Typógraphy թայփօկրէֆի գ. Օրինակ, նշանակ. տիպ, տպագրութիւն:

Ty'ranness թիրէննէս գ. Կին բռնաւոր:

Tyránnic, Tyránnical թայրէննիք, թայրէննիքըլ ած. Բռնաւորական, բռնական, դժնեայ, անողորմ, անպարտոյն:

Tyránnically թայրէննիքըլլի մ. Բռնաւորաբար, խժդժաբար, անողորմ:

Tyránnicide թայրէննիսայտ գ. Բռնաւորասպանութիւն:

To Ty'rannise թիրէննայզ բ, չ. Բռնանալ, բռնակալել, տիրել բռնաբար:

Ty'rannous թիրէննըս ած. Բռնաւորական, դժնեայ, անպարտոյն:

Ty'ranny թիրէննի գ. Բռնաւորութիւն, բռնակալութիւն. բռնութիւն, խժական բարք, անգթութիւն, ժանտութի, դժընդակութիւն:

Ty'rant թայրէնթ գ. Բռնաւոր, բռնակալ, բռնան, անողորմ այր:

Tyre թայր գ. Տես Tire.

Ty'ro թայրօ գ. Համբակ, աշակերտ:

Tzar զար գ. Կայսր ռուսաց:

Tzarína զարինա գ. Կայսրուհի ռուսաց:

U

U եու իւ, Ու. Ը: Քսաներորդ առաջներորդ և ձայնաւոր տառ այբուբենից անգղիացւոց:

U'berty եուպէրթի գ. Առատութիւն, բեղնաւորութիւն, արգասաւորութիւն:

Ubicátion, Ubíety եուպիքէշըն, եուպայէթի գ. Տեղաւորութիւն, ուրաւորութիւն:

Ubíquitary եուպիքուիթէրի ած. Որ է ամենայն ուրեք կամ յամենայն տեղիս, ամենուրեքեան:

Ubíquity եուպիքուիթի գ. Ամենուրեքութիւն, լինելն յամենայն տեղիս 'ի նմին ժամանակի:

U'dder ըտտըր գ. Ստինք կամ պտկունք անասնոց:

U'ddered ըտտըրտ ած. Որ ունի ստինս կամ պտկունս:

U'glily ըկլիլի մ. Գարշս, զազրութք, դժպատեհս, յանդէպս:

U'gliness ըկլինէս գ. Գարշութի, տգեղութիւն, այլանդակութիւն. զազրութի, ապաեղութիւն:

U'gly ըկլի ած. Գարշելի, զազիր, դժըպատեհ, անարժան, այլանդակ, անհնարին. պատշաճ, անհամեստ. տգեղ:

U'lcer ըլսըր գ. Կեղ, խոց, վէրք:

To U'lcerate ըլսէրէյթ բ, չ. Խղխայթիլ, փտտել 'ի կեղս:

To U'lcerate, բ, ն. Գոյացուցանել կեղս կամ վէրս 'ի մարմնի:

Ulcerátion ըլսըրէ՛շըն գ. Խղկայթումն. հեղ, վէրք:

U'lcered, U'lcerous ը՛լսըրտ, ը՛լսըրըս ած. Խղկայթեալ, լցեալ հեղօք, վիրաւոր:

U'lcerousness ը՛լսըրըսնէս գ. Խղկայթ, վիրաւորութիւն, հեղ:

Ulíginous եուլի՛ճինըս ած. Գիճին, աղտաղտին:

U'ltimate ը՛լթիմէթ ած. Վերջին, յետին:

U'ltimately ը՛լթիմէթլի մ. Ի վերջոյ, հուսկ յետոյ, 'ի վախճանի, ապա:

Ultímity ըլթի՛միթի գ. Վերջ, վախճան, կատարած:

U'ltramarine ը՛լթրէմըրին գ. Կապուտակ ներկ ինչ գեղեցիկ:

U'ltramarine, ած. Որ է յայնկոյս ծովու, օտար, արտաքին:

Ultramóntane ըլթրէմօ՛նթէյն ած. Որ յայնկոյս լերանց. չափազանց, ծայրայեղ:

Ultramúndane ըլթրէմը՛նտէյն ած. Գերաշխարհիկ, չնաշխարհիկ, արտաքոյ աշխարհի:

Ultróneous ըլթրօ՛նիըս ած. Ինքնակամ, յօժարակամ, ինքնին:

U'mbel ը՛մպէլ գ. Սաեղունք ծաղկանց:

Umbéllated ըմպէ՛լլէթէտ ած. Սաեղնաւոր:

Umbellíferous ըմպէլլի՛ֆէրըս ած. Սաեղնաբեր (ծաղիկ):

U'mber ը՛մպըր գ. Տեսակ ինչ թխագոյն կաւ ինչ կամ ներկ. ձուկն ինչ:

U'mbered ը՛մպըրտ ած. Նսեմ, նսեմացեալ, ստուերանման, ամպապատ:

Umbílical ըմպի՛լիքէլ ած. Պորտոյ:

U'mbles ը՛մպըլզ գ. Ընդերք այծեման:

U'mbo ը՛մպօ գ. Կորնթիք վահանի:

U'mbrage ը՛մպրէճ գ. Հովանի. ստուեր, մթութիւն. խրտուռն, կասկած, խէթ. պատճառանք, պատրուակ:

Umbrágeous ըմպրէ՛յճըս ած. Հովանաւոր, ծմակ, նսեմ,

Umbrágeousness ըմպրէ՛յճըսնէս գ. Հովանաւորութիւն, հովանի, ստուեր:

Umbrátile ըմպրէ՛թիլ ած. Ստուերական:

Umbrélla ըմպրէ՛լլէ գ. Հովանոց անձրեւոյ:

Umbriére ըմպրիէ՛ր գ. Պահպանակ երեսաց սաղաւարտի:

Umbrósity ըմպրօ՛սիթի գ. Մայլ, ստուեր, մթութիւն:

U'mpirage ը՛մփայրէճ գ. Դատաստան կամ ընտրութիւն միջնորդի:

U'mpire ը՛մփայր գ. Միջնորդ դատաւոր. միջնորդ:

Un ըն. Մասնիկ բացասական կամ նուազական իբրեւ ան, չ, տ, ապ:

Unabáshed ընէպէ՛շտ ած. Աննամօթ, անպատկառ, լիրբ:

Unáble ընէ՛յպըլ ած. Անյարմար, անբաւական, անձեռնհաս. անկարող, տկար:

Unabólished ընէպօ՛լիշտ ած. Անխափան. հաստատուն:

Unaccéptable ընէքսէ՛փթէպըլ ած. Անհաճոյ, ոչ հաճելի, անընդունելի:

Unaccéptableness ընէքսէ՛փթէպըլնէս գ. Լինելն անընդունելի:

Unaccépted ընէքսէ՛փթէտ ած. Ոչ ընկալեալ, հերքեալ, անընդունակ:

Unaccéssibleness ընէքսէ՛սսիպըլնէս գ. Լինելն անմատոյց, անհասութիւն:

Unaccómmodated ընէքօ՛մմօտէթէտ ած. Անկազմ, անյարդար, զուրկ 'ի կարեւոր պիտոյից:

Unaccómpanied ընէքը՛մփէնիտ ած. Անընկեր, անոք, միայնակ, առանձին:

Unaccómplished ընէքօ՛մփլիշտ ած. Անկատար, թերի, ոչ լրացեալ:

Unaccóuntable ընէքա՛ունթէպըլ ած. Անպատմելի, անըմբռնելի, անհասանելի. օտար, այլանդակ, տարօրինակ:

Unaccóuntably ընէքա՛ունթէպլի մ. Օտարոտի իմն, անչափ, կարի, մեծապէս:

Unáccurate ընէ՛քքիուրէթ ած. Ոչ ճիշդ, անստոյգ:

Unaccústomed ընէքը՛սթըմտ ած. Անվարժ, անկիրթ. անսովոր, նոր:

Unacknówledged ընէքնօ՛լէճտ ած. Անծանօթ. օտար:

Unacquáintance ընէքուէ՛յնթէնս գ. Անծանօթութիւն, անգիտութիւն:

Unacquáinted ընէքուէ՛յնթէտ ած. Անծանօթ, անսովոր, օտար. անգէտ, անհմուտ, անտեղեակ:

Unáctive ընէ՛քթիվ ած. Դանդաղ, յամրաշարժ. անգործ. պարապ, դատարկ. հեղգ, պղերգ, անփոյթ. անզօր, տկար, թոյլ, անազդական:

Unadmíred ընէտմա՛յրտ ած. Անարգ, արհամարհեալ, անպատիւ:

Unadóred ընէտօ՛րտ ած. Ոչ երկրպագեալ, ոչ պաշտեալ:

Unadórned ընէտօ՛րնտ ած. Անարդ, անզարդ, անպաճոյճ:

Unadvísed ընէտվա՛յզտ ած. Անզգոյշ, անխորհուրդ, յանդուգն, անհանճար:

Unadvísedly ընէտվա՛յզէտլի մ. Յանզգոյշս, անհանճարաբար:

Unadúlterated ընէտը՛լթըրէթէտ ած. Անխառն, անխարդախ, հարազատ, մաքուր:

Unaffécted ընէֆֆէ՛քթէտ ած. Անկեղծ, բնական. պարզ, անարուեստ, անպաճոյճ. անշարժ, անզգայ, անկարեկից:

Unaffécting ընէֆֆէ՛քթինկ ած. Անազդու, տկար, անզօր:

Unáidable ընէ՛յտէպըլ ած. Անօգնական, անյոյս, անճարակ, անդարման։

Unáided ընէ՛յտէտ ած. Անօգնական, սակ։

Unallíed ընէլլա՛յտ ած. Անբաղաղորդ, անհամեմատ։

Unálterable ընօ՛լթըրէպըլ ած. Անայլայլելի, անփոփոխ։

Unambítious ընէմպի՛շըս ած. Անփառասէր, խոնարհ։

Unanímity եունէնի՛միթի գ. Միաբանութիւն, համակամութիւն։

Unánimous եունէ՛նիմըս ած. Միաբան, համակամ։

Unánimously եունէ՛նիմըսլի մ. Միաբան, միաձայն բարբառով, միաբան հաւանութբ։

Unanóinted ընէնօ՛յնթէտ ած. Ոչ օծեալ. ոչ օծեալ իւղով հիւանդաց։

Unánswerable ընէ՛նսըրէպըլ ած. Անպատասխանի, անհրաժեշտ։

Unánswerably ընէ՛նսըրէպլի մ. Առանց պատասխանւոյ, անհրաժեշտ։

Unánswered ընէ՛նսըրտ ած. Անպատասխանի, անհրաժեշտ, անհերքելի, անյարմար, անդէպ, տարապարտ։

Unappálled ընէփփօ՛լտ ած. Ոչ այլագունեալ, զուարթերես, աներկիւղ։

Unappárent ընէփփէ՛րէնթ ած. Աներեւոյթ, անտես, խորին, մթին, ծածկեալ։

Unappéasable ընէփփի՛զէպըլ ած. Անհաշտ, անողոքելի, անհնարին։

Unapprehénsive ընէփփրիհէ՛նսիվ ած. Անզգոյշ, որ ոչ առնու 'ի միտ. աներկիւղ, անկասկած։

Unappróached ընէփփրօ՛չտ ած. Անմատոյց, անմատչելի։

Unapprόved ընէփփրու՛վտ ած. Ոչ հաւանեալ կամ ընկալեալ։

Unápt ընէ՛փթ ած. Անընդունակ, անբաւական, վատասուն. անյօժար, անպատրաստ. անդէպ, անվայելուչ, անպատշաճ։

Unáptness ընէ՛փթնէս գ. Անյարմարութիւն, անպատշաճութիւն. անընդունակութիւն, վատասունութիւն, անբաւականութիւն. ոչ յօժարութիւն, խորշումն։

Unárgued ընա՛րկիուտ ած. Անդիմադարձ, անհակառակելի. անպարսաւ, անգոսնելի. անապիկա։

To Unárm ընա՛րմ բ, ն. Հանել զզէնս, կողոպտել 'ի զինուց։

Unármed ընա՛րմտ ած. Անզէն, կապտեալ 'ի զինուց։

Unártful ընա՛րթֆուլ ած. Անարուեստ. պարզ, բնական. անհմուտ, անհանճար։

Unásked ընէ՛սքթ ած. Անհարց. անխնդիր։

Unaspíring ընէսփա՛յրին ած. Անփառասէր։

Unassáiled ընէսսէ՛յլտ ած. Անմատոյց, աներկեան։

Unassísted ընէսսի՛սթէտ ած. Անօգնական, լքեալ։

Unassísting ընէսսի՛սթին ած. Անձեռնտու, որ ոչ հասանէ 'ի թիկունս։

Unassúming ընէսսիու՛մին ած. Որ ոչ է յանդուգն կամ յանձնապաստան։

Unassúred ընէշիու՛րտ ած. Անվստահ, որ խիթայ կամ կասկածի. խիթալի, կեղակարծ, անստոյգ։

Unattáinable ընէթթէ՛յնէպըլ ած. Անհասանելի, անբանաբարելի։

Unattáinableness ընէթթէ՛յնէպըլնէս գ. Անհասութիւն։

Unattémpted ընէթթէ՛մփթէտ ած. Անփորձ, ոչ ձեռնարկեալ։

Unatténded ընէթթէ՛նտէտ ած. Առանց ընկերաց կամ սպասաւորաց. առանց աշակերտաց կամ հետեւողաց. անօգնական, լքեալ, թողեալ, միայնակ։

Unatténtive ընէթթէ՛նթիվ ած. Անմտադիր, անփոյթ։

Unaúthorized ընօ՛թհըրայզտ ած. Որ ոչ ունի իշխանութիւն, անվաւեր։

Unaváilable ընէվէ՛յլէպըլ ած. Անպէտ, անպիտան, անօգուտ,

Unaváiling ընէվէ՛յլին ած. Անպիտան, անօգուտ, ունայն, վայրապար։

Unavóidable ընէվօ՛յտէպըլ ած. Անհրաժեշտ, անխորշելի, անփախչելի։

Unavóided ընէվօ՛յտէտ ած. Անհրաժեշտ, ակամայ։

Unawáre, Unawáres ընէուէ՛յր, ընէուէ՛յրզ մ. Յանզգոյշս, առանց խորհրդոյ, անմտաբար. յանդէտս, յանկարծակի, անակնկալ։

Unáwed ընօ՛տ ած. Ապառում, աներկիւղ, անպատկառ։

Unbácked ընպէ՛քթ ած. Տրմուղ, անվարժ, անընտել, խստերախ. անօգնական։

Unbállas, Unbállasted ընպէ՛լլէսթ, ընպէ՛լլէսթէտ ած. Որ չունի նաւախիճ կամ ծանրութիւն, անհաստատ, զաղփաղփուն, մշտատատան։

To Unbár ընպա՛ր բ, ն. Բանալ. 'ի բաց առնուլ զցանկն։

Unbárked ընպա՛րքթ ած. Գերծեալ. կեղեւեալ, հանեալ 'ի կեղեւոյն։

Unbáttered ընպէ՛թթըրտ ած. Ոչ հարուածեալ կամ ոչ բթացեալ 'ի հարուածոց։

To Unbáy ընպէ՛յ բ, ն. Բանալ, արձակել. 'ի բաց առնուլ զպահանս։

Unbeáten ընպի՛թն ած. Անհարուած, առանց գանից. անկոխ։

Unbecóming ընպիքը՛մին ած. Անդէպ, անվայելուչ, անպատշաճ, անտեղի։

To Unbéd ընպէ՛տ բ, ն. Յարուցանել յանկողնոյ։

Unbefítting ընպիֆիթթին ած. Անվայելուչ, անդէպ, անյարմար:

Unbegót, Unbegótten ընպիկօթ, ընպիկօթթըն ած. Անծին, ոչ ծնեալ. անգոյ:

Unbelíef ընպիլիֆ գ. Անհաւատութիւն:

To Unbelíeve ընպիլիվ ե, ն. Ոչ հաւատալ. ոչ կարծել:

Unbeliéver ընպիլիվըր գ. Անհաւատ, անհաւան:

To Unbénd ընպէնտ ե, ն. Թուլացուցանել, արձակել. մեղկել, գիջել:

Unbénding ընպէնտին ած. Թոյլ. անմեղկելի, հաստատուն, պինդ:

Unbéneficed ընպէնիֆիստ ած. Անվիճակ, անթոշակ:

Unbenévolent ընպինէվօլէնթ ած. Տմարդի, անբարեսէր:

Unbenighted ընպինայթէտ ած. Անգիշեր, անստուեր:

Unbenígn ընպինայն ած. Անգութ, չարագուշակ, վնասակար (աստղ):

Unbént ընպէնթ ած. Ոչ լարեալ կամ պնդեալ. ոչ կապեալ, անսանձ. թոյլ, մեղկ:

Unbeséeming ընպիսիմին ած. Անդէպ, անվայելուչ, անպատշաճ:

Unbesóught ընպիսօթ ած. Ոչ խնդրեալ կամ հայցեալ:

Unbestówed ընպիսթօէտ ած. Ոչ տուեալ, անպատրաստ:

Unbewáiled ընպիուէյլտ ած. Ոչ սգացեալ կամ ողբացեալ:

To Unbíass ընպայէս ե, ն. Բառնալ զարգելս կամ զմիտութիւնս, լուսաւորել:

Unbíd, Unbídden ընպիտ, ընպիտտըն ած. Անկոչ, ոչ հրաւիրեալ. ոչ հրամայեալ, ինքնակամ, յօժարամիտ:

Unbígotted ընպիկըթթէտ ած. Անկեղծաւոր բարեպաշտ:

To Unbínd ընպայնտ ե, ն. Քակել, արձակել, լուծանել:

To Unbíshop ընպիշըփ ե, ն. Բառնալ զեպիսկոպոսութիւնն, մերժել յեպիսկոպոսութենէ: [զուսպ:

Unbítted ընպիթթէտ ած. Անսանձ, ան-

Unblámable ընպլէյմէպըլ ած. Անբասրելի, անպարսաւ, գովելի:

Unblémished ընպլէմիշտ ած. Անպարսաւ, անստգիւտ, պարզերես:

Unblénched ընպլէնչտ ած. Անախեղծ, անբիծ, անարատ:

Unblést ընպլէսթ ած. Անօծեալ, նզովեալ. չար, թշուառ:

Unbloódied ընպլըտիտ ած. Ոչ շաղախեալ արեամբ, անարիւն:

Unblówn ընպլօն ած. Ոչ փթթեալ, որոյ կոկոն չէ է բացեալ:

Unblúnted ընպլընթէտ ած. Ոչ բթացեալ, որ ոչ է գուլ, սուր, հատու:

Unbódied ընպօտիտ ած. Անմարմին, անմարմնական, աննիւթ. զերծեալ կամ ազատեալ 'ի մարմնոյ:

To Unbólt ընպօլթ ե, ն. Բանալ, 'ի բաց առնուլ զփականս կամ զնիգս:

Unbólted ընպօլթէտ ած. Բիրտ, անտաշ, չինական: [բացագլուխ:

Unbónneted ընպօննէթէտ ած. Անգլխարկ,

Unboókish ընպուքիշ ած. Անուսումնասէր. առանց դպրութեան, տգէտ:

Unbórn ընպօրն ած. Տակաւին անծին, անգոյ, ապագայ, չև հասեալ:

Unbórrowed ընպօրրօտ ած. Բնիկ, հարազատ, սեպհական, ոչ եկամուտ:

To Unbósom ընպըզըմ ե, ն. Բանալ ըզխորս կամ զգաղտնիս սրտին. բանալ:

Unbóttomed ընպօթթըմտ ած. Անդնդախոր. որ ոչ ունի հաստատութիւն կամ խարիսխ, անյատակ:

Unbóught ընպօթ ած. Ոչ գնեալ, առանց գնոյ ստացեալ. անվաճառ:

Unbóund ընպաունտ ած. Ոչ կապեալ, լոյծ. ոչ կազմեալ, անկազմ (գիր):

Unbóunded ընպաունտէտ ած. Անսահման, անպայման, անկապար, անչափ:

Unbóundedly ընպաունտէտլի մ. Անսահմանաբար, յանչափս, կարի:

Unbóundedness ընպաունտէտնէս գ. անսահմանութիւն, անբաւութիւն, անչափութիւն:

Unbówed ընպաուտ ած. Ոչ կրկնեալ, ոչ խոնարհեալ, անթեք:

To Unbówel ընպաուէլ ե, ն. Հանել զընդերս կամ զփորոտիս. արտայայտել:

To Unbráce ընպրէյս ե, ն. Թուլացուցանել, թողուլ, արձակել, լուծանել:

Unbréathed ընպրէթհտ ած. Անկիրթ, անվարժ, անվաստակ:

Unbréathing ընպրիթհին ած. Անշունչ, անզգայ, անբարբառ:

Unbréd ընպրէտ ած. Բիրտ, անտաշ, անհրահանգ. անկիրթ, անվարժ, տգէտ, անուսումն:

Unbréeched ընպրիչտ ած. Անվարտիք:

Unbríbed ընպրայպտ ած. Անկաշառ:

Unbrídled ընպրայտըլտ ած. Անսանձ, արձակերասան, ապերասան, անչափ:

Unbróke, Unbróken ընպրօք, ընպրօքըն ած. Անդրժելի, հաստատուն, հաւատարիմ. ոչ ընկճեալ կամ ակարացեալ. աննուաճելի, անսանձ, անկիրթ:

Unbrótherlike, Unbrótherly ընպրըտհըրլայք. ընպրըտհըրլի ած. Անհարազատ, հակառակ եղբայրական սիրոյ:

To Unbúckle ընպը՛քըլ բ, ն. *Արձակել զաղխս կամ զկոճակս, լուծանել:*

To Unbuíld ընպի՛լտ բ, ն. *Քանդել. կոր-ծանել, տապալել, աւերել:* [*նեալ:*

Unbuílt ընպի՛լթ ած. *Տակաւին ոչ շի-*

Unbúried ընպէ՛րիտ ած. *Անթաղ:*

Unbúrnt ընպը՛րնթ ած. *Անկեզ, անծախ. անեփ:*

Unbúrning ընպը՛րնին ած. *Անկեզ:*

To Unbúrthen, to Unbúrden ընպը՛րտհըն բ, ն. *Թեթեւացուցանել կամ 'ի բաց առ-նուլ զբեռինս. հանել արտաքս, թափել. 'ի բաց թօթափել:*

To Unbútton ընպը՛թթըն բ, ն. *Քակել զկոճակս:*

Uncalcíned ընքէլսա՛յնտ ած. *Ոչ դարձու-ցեալ 'ի կիր:* [*չելոյ:*

Uncálled ընքօ՛լտ ած. *Անկոչ, առանց կո-*

To Uncálm ընքա՛մ բ, ն. *Խռովել, ամբո-խել, բառնալ զխաղաղութիւնն:*

Uncáncelled ընքէ՛նսէլտ ած. *Անջինջ, ա-նեղծ:*

Uncanónical ընքէնօ՛նիքէլ ած. *Անկանոն, անկանոնական:*

Uncápable ընքէ՛յփէպըլ ած. *Անընդունակ, անձեռնհաս, անբաւական:*

Uncáred for ընքէ՛յրտ ֆօր ած. *Անխնամ, թողեալ կամ լքեալ յանհոգս:*

Uncárnate ընքա՛րնէթ ած. *Անմարմին:*

To Uncáse ընքէ՛յս բ, ն. *Հանել արտաքս 'ի պատենից. մերկացուցանել, թափել, կողոպտել, փետել:*

Uncáught ընքօ՛թ ած. *Որ ոչ է տակաւին որսացեալ կամ ըմբռնեալ:*

Uncáused ընքօ՛զտ ած. *Անպատճառ:*

Uncáutious ընքօ՛շըս ած. *Անզգոյշ, ան-զգաստ, անփոյթ:*

Uncélebrated ընսէ՛լիպրէթէտ ած. *Ոչ հռչակեալ կամ տօնեալ, անհանդէս:*

Uncénsured ընսէ՛նշըրտ ած. *Անստգիւտ, անպարսաւ, ամենեցուն գովելի:*

Uncértain ընսէ՛րթին ած. *Անստոյգ, ան-հաւաստի, կեղակարծ, երկբայ. տարտամ. յողդողդ, անհաստատ, փոփոխական. ան-կանոն:*

Uncértainty ընսէ՛րթինթի գ. *Անստուգու-թիւն, անհաւաստութիւն. տարտամու-թիւն, երկբայ, տարակոյս:*

To Uncháin ընչէ՛յն բ, ն. *Արձակել 'ի կա-պանաց, լուծանել զշղթայս:*

Unchángeable ընչէ՛յնճէպըլ ած. *Անփո-փոխ, անայլայլելի:*

Unchángeableness ընչէ՛յնճէպըլնէս գ. *Ան-փոփոխութիւն, անայլայլութիւն:*

Unchángeably ընչէ՛յնճէպլի մ. *Անփո-փոխ, անայլայլակ:*

Unchánged ընչէ՛յնճտ ած. *Ոչ փոփոխեալ կամ այլայլեալ. անփոփոխելի, անայլայլելի:*

Unchánging ընչէ՛յնճին ած. *Անփոփոխե-լի, անայլայլելի:*

To Uncha՛rge ընչա՛րճ բ, ն. *Անմեղադիր կամ անբասիր առնել, արդարացուցանել:*

Uncháritable ընչէ՛րիթէպըլ ած. *Անգութ, անկարեկից, անողորմ:*

Uncháritableness ընչէ՛րիթէպըլնէս գ. *Ա-սէրութիւն, անգթութիւն:*

Uncháritably ընչէ՛րիթէպլի մ. *Ասէրու-թեամբ, հակառակ սիրոյ, անողորմ:*

Uncháry ընչէ՛յրի ած. *Անխնայ, անզգոյշ, վարկպարազի:*

Uncháste ընչէ՛յսթ ած. *Անպարկեշտ, ան-համեստ, պագշոտ, գարշ:*

Unchástity ընչէ՛սթիթի գ. *Անպարկեշ-տութիւն, անմաքրութիւն, գարշութիւն, պղծութիւն, պագշոտութիւն:*

Unchécked ընչէ՛քթ ած. *Անարգել, ան-խափան, համարձակ:*

Unchéerfulness ընչի՛րֆուլնէս գ. *Տխ-րութիւն, թաղծութիւն, տրտմութիւն:*

Unchéwed ընչո՛ւտ ած. *Ոչ ծամեալ, առանց ծամելոյ:*

To Unchíld ընչա՛յլտ բ, ն. *Անզաւակել:*

Unchrístian ընքրի՛սչէն ած. *Հակառակ քրիստոնէութեան, ընդդէմ քրիստոնէա-կան օրինաց. անհաւատ, հեթանոս:*

Unchrístianness ընքրի՛սչէննէս գ. *Հակա-ռակումն ընդդէմ քրիստոնէական օրինաց:*

Uncircumcísed ընսըրքըմսա՛յզտ ած. *Ան-թլփատ:*

Uncircumcísion ընսըրքըմսի՛ժըն գ. *Ան-թլփատութիւն:*

Uncircumscríbed ընսըրքըմսքրա՛յպտ ած. *Անպարագիծ, անսահման, անչափ:*

Uncírcumspect ընսը՛րքըմսփէքթ ած. *Ան-զգոյշ, անզգաստ, անխոհեմ:*

Uncircumstántial ընսըրքըմսթէ՛նշէլ ած. *Անպիտան, անկարեւոր:*

Uncívil ընսի՛վիլ ած. *Անքաղաքավար, բիրտ, ամարդի, անդէպ:*

Uncívilized ընսի՛վիլայզտ ած. *Վայրագա-սուն. բիրտ, ամարդի, անքաղաքավար:*

Uncívilly ընսի՛վիլլի մ. *Բրտութեամբ, ամարդութեամբ, չինականագոյնս:*

Unclárified ընքլէ՛րիֆայտ ած. *Ոչ զտեալ, անմաքուր:*

To Unclásp ընքլէ՛սփ բ, ն. *Բանալ զաղխս կամ զփականս:*

Unclássic ընքլէ՛սսիք ած. *Ոչ նախադաս կամ ընտրական:*

U'ncle ը՛նքըլ գ. *Հօրեղբայր կամ մօրեղ-բայր:*

Uncléan ընքլի՛ն ած. *Անմաքուր, ան-*

ուրբ, աղտեղի. պիղծ, գարշ, պագշոտ, անպարկեշտ:

Uncléanliness ընքլէնլինէս գ. Անմաքրութիւն, աղտեղութիւն, գարշութիւն:

Uncléanly ընքլէնլի ած. Անմաքուր, գարշ, աղտեղի. անպարկեշտ, պիղծ:

Uncléanness ընքլիննէս գ. Գարշութիւն, պղծութիւն, անմաքրութիւն, աղտեղութիւն:

Uncléansed ընքլէնզտ ած. Անմաքուր, ոչ զտեալ:

To Uncléw ընքլիու բ. ն. Քակտել, եղ-[ծանել:

To Unclénch ընքլէնչ բ. ն. Բանալ զփակեալ ձեռս:

Unclípped ընքլիփտ ած. Ոչ հատեալ կամ յապաւեալ, ամբողջ, անթերի:

To Unclóthe ընքլօտհ բ. ն. Մերկացուցանել, կողոպտել, զերծանել զհանդերձս:

To Unclóg ընքլօգ բ. ն. Բանալ, ընդարձակել, թեթեւացուցանել:

To Unclóister ընքլօյսթըր բ. ն. Հանել ՚ի փակարանէն, ընդարձակել:

To Unclóse ընքլօզ բ. ն. Բանալ:

Unclósed ընքլօզտ ած. Անփակ:

Unclóuded ընքլաուտէտ ած. Անամպ, պարզ, պայծառ, անստուեր:

Unclóudedness ընքլաուտէտնէս գ. Պարզութիւն, մաքրութիւն, պայծառութիւն:

Unclóudy ընքլաուտի ած. Անամպ, պարզ:

To Unclútch ընքլըչ բ. ն. Բանալ:

To Uncóif ընքօյֆ ած. Կորզել զգլխարկ կնոջ:

To Uncóil ընքօյլ բ. ն. Բանալ, լուծանել զկնճիռն կամ զփաթոյթ:

Uncóined ընքօյնտ ած. Անկնիք (դրամ):

Uncolléсted ընքօլլէքթէտ ած. Ոչ հաւաքեալ կամ ամփոփեալ, ցրուեալ:

Uncóloured ընքըլըրտ ած. Անգոյն:

Uncómbed ընքօմտ ած. Ոչ սանտրեալ կամ յարդարեալ, խառնախուռն:

Uncómeatable ընքըմէթէպըլ ած. Անմատոյց, անհասանելի:

Uncómeliness ընքըմլինէս գ. Անտեղութիւն, անպատշաճութիւն, անյարմարութիւն, տգեղութիւն:

Uncómely ընքըմլի ած. Անգեղ, անպատշաճ, անվայելուչ, անտեղի:

Uncómfortable ընքըմֆըրթէպըլ ած. Անմխիթար, տրտում, լքեալ. դժուար, անհանգ:

Uncómfortableness ընքըմֆըրթէպըլնէս գ. Տխրութիւն, դժնութիւն, անհանգստութիւն:

Uncommánded ընքըմմանտէտ ած. Անհրաման, ոչ պատուիրեալ կամ հրամայեալ:

Uncómmon ընքօմմըն ած. Դժուարագիւտ, անծանօթ, անսովոր. սակաւ.

Uncómmonness ընքօմմըննէս գ. Սակաւութիւն, ոչ յաճախութիւն:

Uncommúnicated ընքօմմիունիքէյթէտ ած. Անհաղորդ, անհաղորդական, անբաժ:

Uncompáct ընքըմփէքթ ած. Լոյծ, անհաստատ, որ ոչ է սերտ կամ պինդ:

Uncómpanied ընքըմփէնիտ ած. Անօգնական, անընկեր. անոք, միայնակ:

Uncompássionate ընքըմփէշընէթ ած. Անկարեկից, անգութ, անողորմ, խիստ:

Uncompélled ընքօմփէլտ ած. Ոչ մերժեալ կամ վարեալ:

Uncomplaisánt ընքօմփլէյզէնթ ած. Անհաճոյ, ատելի:

Uncompléte ընքօմփլիթ ած. Անկատար, թերի, ոչ լցեալ:

Uncompóunded ընքօմփաունտէտ ած. Պարզ. մաքուր, յստակ, անխառն:

Uncomprehénsive ընքօմփրիհէնսիվ ած. Որ ոչ կարէ հասանել. անհասանելի:

Uncompréssed ընքօմփրէսթ ած. Անճնշելի:

Unconcéivable ընքօնսիվէպըլ ած. Անըմբռնելի, անիմանալի, անհաս մտաց:

Unconcéivableness ընքօնսիվէպըլնէս գ. Անհասութիւն, դժուարիմացութիւն:

Unconcéived ընքօնսիվտ ած. Ոչ անցեալ ընդ միտս:

Unconcérn ընքօնսէրն գ. Անհոգութիւն, հեզգութիւն, սակաւ փոյթ:

Unconcérned ընքօնսէրնտ ած. Անկարեկից, անփոյթ, հեզգ, տարտամ:

Unconcérnedly ընքօնսէրնէտլի մ. Յանհոգս, ոչ ինչ փոյթ ունելով, առ ոչինչ գրեալ:

Unconcérnedness ընքօնսէրնէտնէս գ. Անհոգութիւն, անփութութիւն:

Unconcérning ընքօնսէրնինկ ած. Որ ոչ հայի, որ չէ անկ, անօգուտ, անպիտան:

Unconcérnment ընքօնսէրնմէնթ գ. Անբաժութիւն, անկցորդութիւն:

Unconclúdent, Unconclúding ընքօնքլիուտէնթ, ընքօնքլիուտինկ ած. Որ ոչ ցուցանէ ինչ, անգործ, ակար, անպիտան:

Unconclúdingness ընքօնքլիուտինկնէս գ. Անգործութիւն, ակարութիւն, անպիտանութիւն:

Unconcócted ընքօնքօքթէտ ած. Անեփ, անմարս:

Unconditional ընքօնտիշընըլ ած. Անպայման, բացարձակ:

Unconfínable ընքօնֆայնէպըլ ած. Անսահման, անչափ:

Unconfíned ընքօնֆայնտ ած. Ոչ ամփոփեալ կամ սեղմեալ, ազատ, արձակ. անսահման, անպայման, անչափ:

Unconfírmed ընքօնֆէ՛րմդ ած. Անհաստատ, յողդողդ, տկար. անվաւեր, անվկայ. անդրոշմ:

Unconfórm ընքօնֆօ՛րմ ած. Անհամեմատ, աննման:

Unconfórmable ընքօնֆօ՛րմէպըլ ած. Անհամաձայն, անմիաբան, տարբեր:

Unconfórmity ընքօնֆօ՛րմիթի գ. Անմիաբանութիւն, անհամաձայնութիւն, տարբերութիւն, ներհակութիւն:

Unconfúsed ընքօնֆիու՛զդ ած. Անշփոթ, անխառն, որոշ:

Unconfúsedly ընքօնֆիու՛զէդլի մ. Անշփոթ, անշփոթաբար, որոշակի:

Unconfútable ընքօնֆիու՛թէպըլ ած. Անհերքելի, անպարտելի, անհրաժեշտ:

Uncongéaled ընքօնճի՛լդ ած. Ոչ սառուցեալ կամ խտացեալ:

Uncónjugal ընքօ՛նճուկըլ ած. Ընդդէմ օրինաց պսակի կամ ամուսնութեան:

Unconnécted ընքօննէ՛քթէդ ած. Ոչ կապակցեալ, անյօդ, անշաղկապ:

Unconníving ընքօննա՛յվին ած. Որ ոչ տայ թոյլ կամ ներէ, սաստիկ:

Uncónquerable ընքօ՛նքըրէպըլ ած. Անպարտելի, անյաղթ:

Uncónquerably ընքօ՛նքըրէպլի մ. Անյաղթ, անպարտելի քաջութեամբ:

Uncónquered ընքօ՛նքըրդ ած. Աննուաճ, ոչ յաղթեալ. անպարտելի, աննուաճելի:

Uncónscionable ընքօ՛նշընէպըլ ած. Անիրաւ, անարդար, ոչ իրաւացի. անհնարին, սաստիկ, ահագին. անխիղճ:

Uncónscionably ընքօ՛նշընէպլի մ. Յանիրաւի, անարդարապէս:

Uncónscious ընքօ՛նշըս ած. Անգէտ, անծանօթ, անտեղեակ, անվարժ:

Uncónsecrated ընքօ՛նսիքրէթէդ ած. Անսուրբ, ոչ նուիրեալ, պիղծ:

Unconsénted ընքօնսէ՛նթէդ ած. Անհաճ, անհաւան, ոչ հաւանեալ:

Unconsídered ընքօնսի՛տըրդ ած. Անխորհուրդ, առանց մտածութեան:

Uncónsonant ընքօ՛նսօնընթ ած. Անդէպ, անհամաձայն բանի:

Uncónstant ընքօ՛նսթընթ ած. Անհաստատ, յողդողդ, յեղյեղուկ:

Unconstráined ընքօնսթրէ՛յնդ ած. Ազատ, անձնիշխան, ինքնակամ, անբռնադատ, կամաւոր:

Unconstráint ընքօնսթրէ՛յնթ գ. Ազատութիւն, դիւրութիւն:

Unconsúlting ընքօնսը՛լթին ած. Անխորհուրդ, անզգոյշ, անմիտ:

Unconsúmed ընքօնսիու՛մդ ած. Անծախ. անծախական, անսպառ:

Unconsúmmate ընքօնսը՛մմէյթ ած. Ոչ սպառեալ կամ աւարտեալ:

Unconténted ընքօնթէ՛նթէդ ած. Անգոհ, ոչ շատացեալ:

Unconténtingness ընքօնթէ՛նթինկնէս գ. Անբաւականութիւն 'ի շատացուցանել:

Uncontéstable ընքօնթէ՛սթէպըլ ած. Անհակառակելի, անշուշտ, աներկբայ:

Uncontésted ընքօնթէ՛սթէդ ած. Անշուշտ, հաւաստի, քաջայայտ:

Uncontríte ընքօնթրա՛յթ ած. Անզեղջ, ոչ զղջացեալ, անապաշաւ:

Uncontróllable ընքօնթրօ՛լլէպըլ ած. Անհակառակելի, անշուշտ, անհրաժեշտ:

Uncontróllably ընքօնթրօ՛լլէպլի մ. Առանց ամենայն հակառակութեան, աներկբայաբար, անշուշտ:

Uncontrólled ընքօնթրօ՛լլդ ած. Անզիմդարձ, անհակառակելի, անշուշտ, հաւաստի, աներկբայ:

Uncontrólledly ընքօնթրօ՛լլէդլի մ. Առանց ինչ հակառակութեան, անշուշտ, աներկբայաբար:

Uncontrovérted ընքօնթրօվէ՛րթէդ ած. Անշուշտ, աներկբայ, անտարակոյս:

Unconvérsable ընքօնվէ՛րսէպըլ ած. Անկենցաղելի, անհամբոյր, անընկերական:

Unconverted ընքօնվէ՛րթէդ ած. Անդարձ 'ի հաւատս, անհաւատ. անդարձ, անզեղջ, անապաշաւ:

To Uncórd ընքօ՛րդ բ. ն. Լուծանել կամ արձակել զչուանն:

Uncorrécted ընքօրրէ՛քթէդ ած. Ոչ ուղղագրեալ, ոչ ճիշդ կամ անսխալ:

Uncorrúpt ընքօրրը՛փթ ած. Արդար, ամբիծ, ուղիղ, անկաշառ:

Uncorrúpted ընքօրրը՛փթէդ ած. Անեղծ, անապական, անբիծ, անարատ:

To Uncóver ընքը՛վըր բ. ն. Բանալ. հանել, մերկացուցանել. յայտնել, ցուցանել. բանալ զգլուխն:

Uncóunsellable ընքա՛ունսէլլէպըլ ած. Որում չէ հնար տալ խորհուրդ կամ խրատ:

Uncóuntable ընքա՛ունթէպըլ ած. Անթիւ, անհամար:

Uncóunterfeit ընքա՛ունթէրֆիթ ած. Անկեղծ, անխարդախ, հարազատ:

To Uncóuple ընքը՛փըլ բ. ն. Արձակել կից մեկնել զզոյգս շանց, անջատել զերկուս:

Uncóurteous ընքը՛րթիըս ած. Անքաղաքավար, անհեթեթ, բիրտ, անտաշ, շինական:

Uncóurtliness ընքօ՛րթլինէս գ. Բրտութիւն, անտեղութիւն, անվայելչութիւն:

Uncóurtly ընքօ՛րթլի ած. Բիրտ, անտաշ, անհեթեթ, անվայելուչ:

Uncóuth ընքա՛ութհ ած. Այլանդակ, օտարոտի, անհեթեթ, անհարթ, բիրտ, գեղջուկ, անտաշ:

Uncóuthness ընքա՛ութհնէս գ. Այլանդակութիւն, խորթութիւն, բրտութիւն:

To Uncreáte ընքրիէ՛յթ բ, ն. Եղծանել, ջնջել. 'ի չիք կամ յոչինչ դարձուցանել:

Uncreáted ընքրիէ՛յթէտ ած. Անեղ, անէակ, տակաւին ոչ ստեղծեալ, անստեղծ, անեղ, յաւիտենական:

Uncréditableness ընքրէ՛տիթէպլնէս գ. Անհաւատալիութիւն, ոչ ունելն վարկ:

Uncrópped ընքրօ՛փթ ած. Ոչ հաւաքեալ կամ խմբեալ. ցրիւ:

Uncróssed ընքրօ՛սթ ած. Անեղծ, անջնջելի:

Uncrówded ընքրա՛ուտէտ ած. Ոչ խռնեալ կամ խռկեալ:

To Uncrówn ընքրա՛ուն բ, ն. Ի բաց առնուլ զթագն, զրկել 'ի թագաւորութենէ:

U'nction ը՛նքշըն գ. Օծութիւն, օծումն. իւղ, օծանելիք. սպեղանիք. վերջին օծումն. քաղցրութիւն, եռանդն:

Unctuósity ընքչիուօ՛սիթի գ. Պարարտութիւն, իւղաւորութիւն:

U'nctuous ը՛նքչիուըս ած. Իւղային, պարարտ:

U'nctuousness ը՛նքչիուըսնէս գ. Իւղաւորութիւն, պարարտութիւն:

Uncúlled ընքը՛լտ ած. Ոչ ժողովեալ կամ հաւաքեալ:

Uncúlpable ընքը՛լփէպլ ած. Անստգիւտ, անմեղադրելի, անպարսաւ:

Uncúltivated ընքը՛լթիվէյթէտ ած. Անգործ, ոչ մշակեալ, կորդ, ամայի. անկիրթ, անտաշ, բիրտ, ամարդի, վայրենի:

Uncúmbered ընքը՛մպըրտ ած. Ոչ ծանրացեալ կամ խափանեալ, թեթեւաբեռն:

Uncúrbable ընքը՛րպէպլ ած. Անկորանալի, անզսպելի, խստասիրտ:

Uncúrbed ընքը՛րպտ ած. Անզուսպ, անսանձ:

To Uncúrl ընքը՛րլ բ, ն. Լուծանել զգանգուրս կամ զպալարուածս:

To Uncúrl բ, չ. Լուծանիլ գանգրոց կամ պալարուածոց:

To Uncúrse ընքը՛րս բ, ն. Ազատել յանիծից:

Uncút ընքը՛թ ած. Ոչ հատեալ կամ կտրեալ:

To Undám ընտէ՛մ բ, ն. Բանալ, ընդարձակել, 'ի բաց առնուլ զխոչս:

Undámaged ընտէ՛միճտ ած. Անվնաս, ողջանդամ, ոչ եղծեալ կամ խանգարեալ:

Undáunted ընտա՛նթէտ ած. Անընկճելի, անվեհեր, արի:

Undáuntedly ընտա՛նթէտլի մ. Անվեհեր, աներկիւղ, արիաբար:

Undázzled ընտէ՛զզլտ ած. Ոչ խտղտեալ 'ի լուսոյ արեգական: [թիւնն:

To Undéaf ընտէ՛ֆ բ, ն. Բանալ զլսողու-

Undebáuched ընտիպօ՛չթ ած. Պարկեշտ, ողջախոհ, զգաստ, ոչ զեղծ:

Undécagon ընտէ՛քէկօն գ. Մետասանանկիւն:

Undecáyed ընտիքէ՛յտ ած. Ոչ նուազեալ կամ վատթարեալ:

Undecáying ընտիքէ՛յինկ ած. Աննուազելի, անընկճելի, անպակաս:

Undecéivable ընտիսի՛վէպլ ած. Անխաբ, անպատիր, անմոլար:

To Undecéive ընտիսի՛վ բ, ն. Ազատ կացուցանել 'ի մոլորութենէ կամ 'ի պատրանաց, զգաստացուցանել:

Undecéived ընտիսի՛վտ ած. Ոչ խաբեալ կամ պատրեալ, զգաստացեալ:

Undecíded ընտիսա՛յտէտ ած. Անորոշ, անվճիռ:

Undecísive ընտիսա՛յսիվ ած. Անորոշ, որ ոչ ինչ ցուցանէ կամ հաստատէ:

To Undéck ընտէ՛ք բ, ն. Կողոպտել 'ի զարդուց, հանել զզարդս:

Undécked ընտէ՛քթ ած. Մերկ կամ կողոպտեալ 'ի զարդուց, անզարդ:

Undeclíned ընտիքլա՛յնտ ած. Անհոլով. անխոտոր, անմոլար:

Undédicated ընտէ՛տիքէյթէտ ած. Ոչ նուիրեալ կամ ընծայեալ:

Undeéded ընտի՛տէտ ած. Աննշան յարարս, ոչ երեւելի 'ի գործս:

Undefáced ընտիֆէ՛յսթ ած. Անջինջ, անեղծ, անախեղծ:

Undeféasible ընտիֆի՛զիպլ ած. Անջինջ, անպակաս:

Undefíed ընտիֆա՛յտ ած. Ոչ հրաւիրեալ 'ի մարտ:

Undefíled ընտիֆա՛յլտ ած. Անաղտ, ամբիծ, անարատ, անապական:

Undefínable ընտիֆա՛յնէպլ ած. Անսահմանելի:

Undefíned ընտիֆա՛յնտ ած. Անսահման, անորոշ, ընդհանուր:

Undefórmed ընտիֆօ՛րմտ ած. Անախեղծ, անապական, ոչ տգեղացեալ:

Undelíberated ընտիլի՛պըրէյթէտ ած. Անխորհուրդ, յանդուգն:

Undelíghted ընտիլա՛յթէտ ած. Անհաճոյ, ոչ բերկրական:

Undelíghtful ընտիլա՛յթֆուլ ած. Անհաճոյ, դժուարին:

Undemólished ընտիմօ՛լիշթ ած. Անկործան, անվկանդ, հաստատուն:

Undemónstrable ընտիմօ՛նսթրէպըլ ած. Զոր չէ մարթ ցուցանել փաստիւ։

Undeníable ընտինա՛յէպըլ ած. Անժխտելի, անհրաժեշտ։

Undeníably ընտինա՛յէպլի մ. Անհրաժեշտ, անշուշտ, առանց հակառակութեան։

Undeplóred ընտիփլօ՛րտ ած. Անսուգ, առանց ողբոց, անարտօսր։

Undeprávéd ընտիփրէ՛յվտ ած. Անխոտորնակ, ուղիղ, անարատ, ոչ թիւրեալ կամ ապականեալ։

Undeprívéd ընտիփրա՛յվտ ած. Ոչ զրկեալ կամ հրաժարեալ։

U'nder ը՛նտըր նխ. Ընդ, 'ի ներքոյ. ընդ իշխանութեամբ, ընդ ձեռամբ, 'ի ներքոյ ձեռին. խոնարհ կամ նուազ քան. իբրև, 'ի վիճակի. 'ի դէմս. առաջի, յանդիման (աչաց)։ – -sail, առագաստեալ, բացեալ զառագաստ։ – one's hand, ձեռնագրով կամ ստորագրութեամբ ձեռին ուրուք։

U'nder, մ. Ի ներքոյ, 'ի ստորև, 'ի վայր, 'ի խոնարհ. նուազ, սակաւ։

Underáction ընտըրէ՛քշըն գ. Երկրորդ կամ երկրորդական գործողութիւն։

To Underbeár ընտըրպէ՛յր բ, ն. Հանդուրժել, տանել, բառնալ։

To Underbíd ընտըրպի՛տ բ, ն. Սակաւ կամ նուազ գին ընծայել։

Underclérk ընտըրքլէ՛րք գ. Երկրորդ գրագիր, պաշտօնեայ ատենադպրի։

To Underdó ընտըրտո՛ւ բ, չ. Նուազ քան զկար կամ քան զարժանն գործել։

Underfáction ընտըրֆէ՛քշըն գ. Կրկին բաժանումն կամ կտորակ։

Underféllow ընտըրֆէ՛լլօ գ. Նուաստ կամ գուլնաքեայ ոք։

Underfílling ընտըրֆի՛լլինկ գ. Ստորին կամ խոնարհագոյն մասն շինուածոյ։

To Underfóng ընտըրֆօ՛նկ բ, ն. Առնուլ 'ի ձեռս, ձեռն հարկանել։

To Underfúrnish ընտըրֆը՛րնիշ բ, ն. Հոգալ կամ պատրաստել սակաւուք քան զարժանն։

To Undergírd ընտըրկը՛րտ բ, ն. Պնդել 'ի ներքոյ, պատել զյատակաւն։

To Undergó ընտըրկօ՛ բ, ն. Համբերել, տանել, տոկալ, ժուժել. դիմագրաւ լինել. ունել, կրել, անցանել ընդ, փորձել, յանձին կրել. յանձն առնուլ, զիջանիլ։

Undergróund ընտըրկրա՛ունտ գ. Ստորերկրեայ վայր։ [խոտս։

Undergrówth ընտըրկրօ՛թհ գ. Արմատ 'ի

Underhánd ընտըրհէ՛նտ մ. Գաղտ, 'ի ծածուկ, լռելեայն, զանխլաբար։

Underhánd, ած. Գաղտնի, ծածուկ. զանխուլ։

Underívéd ընտիրա՛յվտ ած. Ոչ ծագեալ կամ ածանցեալ։

Underlábourer ընտըրլէ՛յպըրըր գ. Ստորին գործաւոր։

To Underláy ընտըրլէ՛յ բ, ն. Արկանել 'ի ներքոյ, հաստատել 'ի ներքուստ։

Underléaf ընտըրլի՛ֆ գ. Ազգ խնձորոյ։

To Underlíne ընտըրլա՛յն բ, ն. Ձգել զգիծ 'ի ներքոյ. գաղտ ներգործել, ազդել։

U'nderling ը՛նտըրլինկ գ. Ստորին կամ երկրորդ պաշտօնեայ, նուաստ ոք։

To Undermíne ընտըրմա՛յն բ, ն. Ական հատանել. բրել, փորել. գաղտ մնասել կամ կործանել, գարան գործել ումեք, դաւել։

Undermíner ընտըրմա՛յնըր գ. Ականահատ. գաղտնածածուկ (թշնամի), դաւագործ։

U'ndermost ը՛նտըրմօսթ ած. Ստորին, ներքին, վայրագոյն. նուաստ, խոնարհագոյն։

Underneáth ընտըրնի՛թհ մ. Ի ներքոյ, 'ի ստորև, 'ի վայր, 'ի խոնարհ, 'ի ներքուստ։

Underneáth, նխ. Ի ներքոյ, ընդ։

Underófficer ընտըրօ՛ֆֆիսըր գ. Երկրորդ պաշտօնեայ, ստորին հրամանատար։

Undérogatory ընտէ՛րօկէթըրի ած. Որ ոչ բառնայ կամ նուազեցուցանէ։

U'nderpart ը՛նտըրփարթ գ. Ստորին կամ նուաստ մասն։

Underpétticoat ընտըրփէ՛թթիքօթ գ. Ներքին շապիկ։

To Underpín ընտըրփի՛ն բ, ն. Նեցուկս դնել, պնդել, հաստատել։

U'nderplot ը՛նտըրփլօթ գ. Մանաւոր անցք կամ միջանկեալ դէպք պատմութե. գաղտնի դաւաճանութիւն կամ հնարք։

To Underpráise ընտըրփրէ՛յզ բ, ն. Գովել նուազ քան զարժանն։

To Underpríze ընտըրփրա՛յզ բ, ն. Սակաւ յարգել, նուազ գին համարել։

To Underpróp ընտըրփրօ՛փ բ, ն. Ի վեր ունել. բառնալ, հաստատել, նեցուկ կամ խեչակս դնել 'ի ներքոյ։

Underpropórtioned ընտըրփրօփօ՛րշընտ ած. Անհամեմատ, տարապէպ։

Underpúller ընտըրփու՛լլըր գ. Երկրորդ կամ ստորին ձգող։

To Underráte ընտըրրէ՛յթ բ, ն. Սակաւ կամ նուազ գին համարել։

Underráte, գ. Նուազ կամ սակաւ գին։

To Undersáy ընտըրսէ՛յ բ, չ. Նուազ կամ պակաս ասել։

Undersécretary ընտըրսէ՛քրիթէրի գ. Երկրորդ կամ ստորին քարտուղար։

To Underséll ընտըրսէ՛լ բ, ն. Դիւրագնի վաճառել։

Underséervant ընտըրսը՛րվընթ գ. Նուաստ ծառայ, ստորին սպասաւոր։

To U'nderset ընտըրսէթ բ, ն. Դնել ՚ի ներքոյ նեցուկս, հաստատել:

Undersétter ընտըրսէ՛թթըր գ. Նեցուկ, յենարան, խարիսխ, պատուանդան:

Undersétting ընտըրսէ՛թթին գ. Խարիսխ, պատուանդան, յենարան:

Undershériff ընտըրշէ՛րիֆ գ. Սարկին դատաւոր, պաշտօնեայ դատաւորի:

Undershériffry ընտըրշէ՛րիֆրի գ. Սարկին դատաւորութիւն, պաշտօն երկրորդ դատաւորի:

Undershót ընտըրշօ՛թ ած. Տարժեալ ՚ի ջրոյ որ գնայ ՚ի ներքուստ: [ղայ:

Undersóng ընտըրսօ՛նկ գ. Դաս երգեցո-

To Understánd ընտըրսթէ՛նտ բ, ն. Իմանալ, ՚ի միտ առնուլ. ճանաչել, գիտել. հաստատել, հաւատ լինել. դատել, կարծել, համարել. փորձել, զփորձ առնուլ, հմուտ կամ քաջակիրթ լինել. զգալ. գնել կամ հաստատել ՚ի մտի. զօրութեամբ կամ լաւ լեայն իմանալ:

To Understánd, բ, չ. Իմանալ, զգալ. հաւատ լինել. գիտել:

Understánding ընտըրսթէ՛նտին գ. Իմացութիւն, միտք, բան, հանճար. իմացումն, հասողութիւն, գիտութիւն. միաբանութիւն, համախոհութիւն, բարեկամութի՛ւն:

Understánding, ած. Մտացի, ուշիմ, հանճարեղ, ներհուն, փորձ:

Understándingly ընտըրսթէ՛նտինկլի մ. Հասու մտօք, գիտնօրէն:

Understóod ընտըրսթո՛ւտ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Understand բայի:

Understrápper ընտըրսթրէ՛փփըր գ. Նուաստ պաշտօնեայ ոք:

To Undertáke ընտըրթէ՛յք բ, ն. Ձեռնարկել, բուռն հարկանել, փորձել, գլխագրաւ լինել, մխել, առնուլ յանձն. առնուլ, ընդունել:

To Undertáke, բ, չ. Յանձն առնուլ. խոստանալ, երաշխաւոր լինել:

Undertáker ընտըրթէ՛յքըր գ. Ձեռնարկու, ձեռներէց, յանձնառու. չինող ՚ի պէտս այլոց. որ մատակարարէ զպէտս թաղման:

Undertáking ընտըրթէ՛յքին գ. Ձեռնարկութիւն, արարք, գլխագրաւ չահատակութիւն:

Underténant ընտըրթէ՛նէնթ գ. Երկրորդ վարձկան կամ վարձուոր:

Undervaluátion ընտըրվէլիուէ՛յշըն գ. Անարգ գին, նուազ յարգ:

Underválue ընտըրվէ՛լիու գ. Նուաստ գին. նուազ յարգ, անարգանք, արհամարհութիւն:

To Underválue, բ, ն. Նուաստ կամ չնչին համարել. նուաստացուցանել, անարգել:

Underváluer ընտըրվէ՛լիուըր գ. Որ չնչին համարի, որ առ ոչինչ դնէ, անարգու:

U'nderwood ը՛նտըրուուտ գ. Թփուտ, մացառ:

U'nderwork ը՛նտըրուըրք գ. Չնչին գործք, գուզնաքեայ պէտք:

To Underwórk ընտըրուը՛րք բ, ն. Դարան գործել, մեքենայել, հնարել, դաւել. սակաւ աշխատասիրել, ոչ բաւական յօրինել. դիւրագին գործել:

Underwórkman ընտըրուը՛րքմէն գ. Սարկին գործաւոր կամ արուեստաւոր:

To Underwríte ընտըրրա՛յթ բ, ն. Գրել ՚ի ներքոյ կամ ստորև, ստորագրել:

Underwríter ընտըրրա՛յթըր գ. Ստորագրող, որ գրէ զանուն իւր ՚ի ներքոյ:

Undescríbed ընտիսքրա՛յպտ ած. Ոչ ստորագրեալ կամ բացատրեալ:

Undescríed ընտիսքրա՛յտ ած. Անյայտ, աներևոյթ, անծանօթ, անտես:

Undesérved ընտիզը՛րվտ ած. Անարժան, անարգիւն. անիրաւ, տարապարտ, անպարտ:

Undesérvedly ընտիզը՛րվէտլի մ. Առանց ինչ արդեանց կամ յանցանաց, յանիրաւի, տարապարտուց. անարժանութեամբ:

Undesérver ընտիզը՛րվըր գ. Անարժան կամ անարգիւն ոք:

Undesérving ընտիզը՛րվին ած. Անարժան. անպարտ:

Undesígned ընտիսա՛յնտ ած. Ոչ գիտեալ կամ եդեալ ՚ի մտի:

Undesígning ընտիսա՛յնին ած. Որ ոչ գիտէ կամ գիտմամբ գործէ. յօղդօղդ, անհաստատ. անկեղծ, միամիտ, պարզամիտ, անխարդախ:

Undesírable ընտիզա՛յրէպլ ած. Ոչ ցանկալի, անհաճոյ:

Undesíring ընտիզա՛յրին ած. Անփափագ, անփոյթ:

Undestróyable ընտիսթրօ՛յէպլ ած. Անքակտելի, անփշրելի, անեղծ:

Undetérminable ընտիթը՛րմինէպլ ած. Անորոշ, տարտամ, ՚ի կախ:

Undetérminate ընտիթը՛րմինէթ ած. Անորոշ, տարտամ. անհաստատ:

Undetérminateness, Undeterminátion ընտիթը՛րմինէթնէս, ընտիթըրմինէ՛յշըն գ. Անորոշութիւն, երկբայութիւն, վարանք. անհաստատութիւն, անստուգութիւն, տարտամութիւն:

Undetérmined ընտիթը՛րմինտ ած. Անորոշ, տարտամ, չև ևս վճռեալ. ոչ պարագրեալ կամ սահմանեալ:

Undiáphanous ած. Անթափանցիկ, գիմահար։

Undigésted ած. Անմարս, դժուարամարս. ոչ թափեալ (գինի)։

Undíght ած. Հանեալ, բարձեալ, խլեալ։

Undimínished ած. Աննուազ, անպակաս, անթերի։

Undípped ած. Ոչ ընկղմեալ կամ խորասուզեալ։

Undirécted ած. Ոչ ուղղեալ կամ կառավարեալ։

Undiscérned ած. Ոչ գիտեալ կամ նշմարեալ, անյայտ, անծանօթ։

Undiscérnedly մ. Յանծանօթս, լռելեայն, գաղտնաբար։

Undiscérnible ած. Անորոշելի, աննշմարելի, անզգալի, անտես։

Undiscérnibly մ. Տ. Undiscernedly.

Undiscérning ած. Անընտրող, անիմաստ, անխոհեմ, ապէտ։

Undísciplined ած. Անխրատ, անկիրթ, անհրահանգ, անուս, ապէտ։ [համաձայն, միաբան։

Undiscórding ած. Ոչ ան-

Undiscóverable ած. Անգիւտ, անգտանելի. աղօտ, մթին։

Undiscóvered ած. Անյայտ, անծանօթ, անտեսանելի, անգիւտ։

Undiscreét ած. Անընտրող, անխոհեմ, անհանճար։

Undisguísed ած. Անպատրուակ, պարզ, յայտնի, անկեղծ։

Undishónored ած. Ոչ անպատուեալ, պատուաւոր։

Undismáyed ած. Անվեհեր, աներկիւղ, անընկճելի։

Undisoblíging ած. Անվնաս, անմեղանչական, բարի, ընտիր։

Undispósed ած. Ոչ կարգեալ կամ տուեալ։

Undispúted ած. Անվիճելի, անհակառակելի, անշուշտ, աներկբայ։

Undissémbled ած. Անպատրուակ, յայտնի, համարձակ. անկեղծ, միամիտ, անխարդախ։

Undíssipated ած. Ոչ ցրուեալ, ամփոփ։

Undissólving ած. Անլուծանելի, անհալ, անքակ։

Undistémpered ած. Ազատ յախտից, քաջառողջ. անխռով։

Undistínguishable ած. Անորոշելի, անզանազանելի։

Undistínguished ած. Անորոշ, չփոթ, խառն, անանջատ, աղօտ, մթին։

Undistínguishing ած. Անորոշ, խառնիխուռն, անզանազան։

Undistrácted ած. Ամփոփ, ոչ ցրուեալ, անզբաղ։

Undistráctedly մ. Անզբաղապէս, անշփոթ։

Undistráctedness գ. Անզբաղութիւն, անխռովութիւն։

Undistúrbed ած. Անխռով, խաղաղ, անդորր, անշփոթ։

Undistúrbedly մ. Անխռով, անդորր։

Undivídable ած. Անբաժան, անբաժանելի, անզատ, անանջատ։

Undivíded ած. Անբաժան, ոչ բաժանեալ, ամբողջ, բոլոր։

Undivúlged ած. Ոչ հրապարակեալ, գաղտնի, անյայտ։

To Undó բ, ն. Աւերել, եղծանել, քանդել, կործանել. բանալ, խզել, խորտակել, արձակել. ջնջել, կորուսանել, խափանել։

Undóing ած. Աւերիչ, եղծիչ, վնասակար, կորստական։

Undóing, գ. Աւեր, եղծումն, կործանումն, ջնջումն, բարձումն, վնաս, կորուստ։

Undóne ած. Ոչ արարեալ, անգործ. թերի, անկատար. եղծեալ, աւերեալ, խաթարեալ, ջնջեալ։

Undóubted ած. Անտարակոյս, աներկբայ, անկասկած, աներկեան, ստոյգ, հաւաստի։

Undóubtedly մ. Աներկբայաբար, անշուշտ, հաւաստեաւ։

Undóubting ած. Աներկբայ, անտարակոյս, հաւաստի։

Undréaded ած. Աներկիւղ, անվեհեր, համարձակ։

Undréamed ած. Ոչ անցեալ ընդ միտ, ոչ խորհեալ։

U'ndress գ. Թօյլ կամ անյարդար զգեստ։

To Undréss բ, ն. Մերկացուցանել, զերծանել զհանդերձս. անշքացուցանել։

Undréssed ած. Անյարդար, անկարգ, ոչ մշակեալ կամ յօրինեալ։

Undróssy ած. Զուտ, մաքուր, անխառն։

Undúbitable ած. Անշուշտ, աներկբայանալի, աներկբայ։

Undúe ած. Անպարտ, անիրաւ. անարժան, անվայել։

U'ndulary ընտիւլէրի ած. Ծփեալ. տատանեալ, ծածանեալ:

To U'ndulate ընտիւլէյթ բ, ն. Ձօձել, ծածանել, տատանել, երերել:

To U'ndulate, բ, չ. Ծփիլ, տատանիլ, ծածանիլ, երերալ, յուզիլ, ալեկոծիլ:

Undulátion ընտիւլէյշըն գ. Ծփումն, տատանումն, երերումն, ծածանումն, յուզումն, շարժումն:

U'ndulatory ընտիւլէտըրի ած. Ծփական, երերուն, տատանեալ, գողդոջուն:

Undúly ընտիւլի մ. Յանիրաւի, վայրապար, 'ի զուր, տարապարտուց:

Undúteous ընտիւթիըս ած. Ապստամբ, ապաշնորհ, ըմբոստ, անհնազանդ:

Undútiful ընտիւթիֆուլ ած. Ապստամբ, ըմբոստ, անհնազանդ, խեռ:

Undútifully ընտիւթիֆուլլի մ. Խեռութեամբ, ապաշնորհութեամբ, ոչ ըստ պարտուց կամ արժանեացն:

Undútifulness ընտիւթիֆուլնէս գ. Խեռութիւն, ապաշնորհութիւն, հեստութիւն:

Undy'ing ընտայինկ ած. Անմեռ, անմահ:

Unéarned ընէրնտ ած. Անվարձ, առանց ինչ արդեանց, ձրի, անաշխատ:

Unéarth ընէրթհ բ, ն. Հանել արտաքս յորջոյ (զգազանս):

Unéarthly ընէրթհլի ած. Ոչ երկրաւոր:

Unéasily ընէզիլի մ. Դժուարաւ, բազում նեղութեամբ, տառապանօք:

Unéasiness ընէզինէս գ. Դժուարութիւն, աշխատութիւն, վիշտ, տառապանք, տագնապ, խռովութիւն.

Unéasy ընէզի ած. Դժուարին, տաղտկալի, վշտագին. խռովեալ, անհանգիստ. վրդովեցուցիչ, նեղիչ, անձուկ. ձանձրալի, անհաճոյ. գէշ, գաժան, դժուարահաճ:

Unemplóyed ընէմփլօյտ ած. Պարապ, պարապորդ, գատարկ, անգործ:

Unendówed ընէնտաուտ ած. Որ չունի ձիրս, զուրկ կամ անմասն 'ի շնորհաց:

Unengáged ընէնկէյճտ ած. Անպարապական, ոչ զբաղեալ կէ խոստացեալ, ազատ:

Unenjóyed ընէնճօյտ ած. Ոչ վայելեալ կամ ոչ ստացեալ, ոչ արկեալ 'ի կիր:

Unenjóying ընէնճօյինկ ած. Որ ոչ վայելէ կամ 'ի կիր արկանէ:

Unenlárged ընէնլարճտ ած. Ոչ լայնեալ կամ ընդարձակեալ, նեղ, անձուկ:

Unenlíghtened ընէնլայթընտ ած. Ոչ լուսաւորեալ, անլոյս:

Unensláved ընէնսլէյվտ ած. Ոչ գերեալ, ազատ:

Unentertáining ընէնթըրթէյնինկ ած. Որ ոչ զուարճացուցանէ, արտմագին, տխուր:

Unentómbed ընէնթումտ ած. Անթաղ:

Unénvied ընէնվիտ ած. Ոչ նախանձեալ, աննախանձելի, ազատ 'ի մախանաց:

Unéquable ընէքուէպլ ած. Յեղյեղուկ, փոփոխ, անհաստատ, գլխրափոփոխ:

Unéqual ընէքուըլ ած. Անհաւասար, անհարթ, խորտուբորտ. ոչ հաւասար, սաստկին. անհամեմատ, անզուգական. անկանոն, ոչ միօրինակ:

Unéqualable ընէքուըլէպլ ած. Անհամեմատ, անհամեմատական:

Unéqualled ընէքուըլտ ած. Անհաւասար, անհամեմատ, անզուգական:

Unéqually ընէքուըլլի գ. Անհաւասարապէս, անհամեմատաբար:

Unéqualness ընէքուըլնէս գ. Անհաւասարութիւն, անհամեմատութիւն:

Unéquitable ընէքուիթէպլ ած. Անիրաւ, անարդար, ոչ իրաւացի, ոչ անաչառ:

Unérrableness ընէրրէպլնէս գ. Անմոլարութիւն, անսխալութիւն:

Unérring ընէրրինկ ած. Անմոլար, անսխալ, ուղիղ, անվրէպ:

Unérringly ընէրրինկլի մ. Անմոլորապէս, ուղղակի, անվրէպ:

Unespíed ընէսփայտ ած. Անտես, թաքուն, անծանօթ, ոչ նշմարեալ:

Unesséntial ընէսսէնշըլ ած. Ոչ կարեւոր կամ էական. անպէտ, ոչինչ:

Unestáblished ընէսթէպլիշտ ած. Ոչ հաստատեալ, անհաստատ:

Unéven ընէվըն ած. Անհարթ, խորտուբորտ, առապար. անհաւասար. զոյգանդակ:

Unévenness ընէվըննէս գ. Անհարթութիւն. յուզմունք, խռովութիւն. խոչընդութիւն, անզարդութիւն:

Unévitable ընէվիթէպլ ած. Անխուսելի, անփախչելի, անհրաժեշտ:

Unexácted ընէկզէքթէտ ած. Ոչ բռնադատեալ, ինքնակամ, յօժարամիտ:

Unexámined ընէկզէմինտ ած. Ոչ քննեալ կամ հարցեալ, առանց քննութեան:

Unexámpled ընէկզէմփլտ ած. Անօրինակ, տարօրինակ, անհամեմատ, անզուգական:

Unexcéptionable ընէքսէփշընէպլ ած. Անպախարակ, անշուշտ, անհրաժեշտ:

Unexcísed ընէքսայզտ ած. Ազատ 'ի հարկաց:

Unexcógitable ընէքսօճիթէպլ ած. Որ է է 'ի վեր քան զմիտս, անհնարին, անխորհելի:

Unéxecuted ընէքսէքիութէտ ած. Անկատար, թերի, անգործ:

Unexémplified ընէկզէմփլիֆայտ ած. Տարօրինակ, անզուգական, աննման, ոչ ցուցեալ կամ երեւեալ երբեք:

Unexémpt ընէկզէմփթ ած. Անազատ, ոչ ազատացեալ կամ արտօնացեալ:

Unexercísed ընէգզէրսայզտ ած. Անկիրթ, անվարժ, անհրահանգ, անհմուտ:

Unexhaústed ընէգզհօսթէտ ած. Անսպառ, աննուազ:

Unexpánded ընէքսփէնտէտ ած. Անսփիւռ, ոչ սփռեալ:

Unexpécted ընէքսփէքթէտ ած. Անակընկալ, յանկարծակի, յանկարծահաս:

Unexpéctedly ընէքսփէքթէտլի մ. Յանկարծակի, յանկարծուստ, անակնկալ:

Unexpéctedness ընէքսփէքթէտնէս գ. Անկարծութիւն, անակնկալութիւն, յանկարծ ժամանումն:

Unexpédient ընէքսփիտիէնթ ած. Անդէպ, անվայելուչ, տարադէպ, վայրապար:

Unexpérienced ընէքսփիրիէնստ ած. Անփորձ, անկիրթ, անհմուտ, ադէտ:

Unexpért ընէքսփէրթ ած. Անհմուտ, անվարժ, ադէտ:

Unexplóred ընէքսփլօրտ ած. Անհետազօտ, ոչ հետազօտեալ կամ խնդրեալ. անփորձ, անծանօթ:

Unexpósed ընէքսփօզտ ած. Ոչ նշաւակեալ կամ խայտառակեալ, աննշաւակ:

Unexpréssible ընէքսփրէսիպլ ած. Անճառելի, անպատմելի, անպատում:

Unexpréssive ընէքսփրէսիվ ած. Որ ոչ կարէ բացատրել կամ ցուցանել. անպատմելի, անճառելի, անպատում:

Unexténded ընէքսթէնտէտ ած. Ոչ տարածեալ. անտարածելի:

Unextínguishable ընէքսթինկուիշէպլ ած. Անշէջ, անշիջանելի, անսպառ:

Unextínguished ընէքսթինկուիշտ ած. Անշէջ, վառեալ. անշիջանելի:

Unfáded ընֆէյտէտ ած. Ոչ թօշնեալ, անթառամ, անթարշամ:

Unfáding ընֆէյտինկ ած. Անթարշամ, անթառամելի:

Unfáiling ընֆէյլինկ ած. Անվրէպ, անպակաս, անխափան, ստոյգ:

Unfáir ընֆէյր ած. Խարդախ, ստապատիր, նենգաւոր:

Unfáithful ընֆէյթֆուլ ած. Անհաւատարիմ, նենգաւոր, դաւաճան. անհաւատ, անօրէն, ամբարիշտ:

Unfáithfully ընֆէյթֆուլլի մ. Անհաւատարմութեամբ, նենգութեամբ, նենգաւ:

Unfáithfulness ընֆէյթֆուլնէս գ. Անհաւատարմութիւն, նենգութիւն, դրժողութիւն: [սովոր:

Unfamíliar ընֆէմիլիէր ած. Անընտել, ան-

Unfáshionable ընֆէշընէպլ ած. Հին, վաղեմի, անսովոր, խափանեալ:

Unfáshionableness ընֆէշընէպլնէս գ. Խոտորումն յարդի սովորութենէ:

Unfáshionably ընֆէշընէպլի մ. Ոչ ըստ արդի սովորութեան. անհարթս, անպաճոյճ, անարուեստ:

Unfáshioned ընֆէշընտ ած. Անարուեստ, անարդ, անհարթ, անզարդ:

To Unfásten ընֆէսսըն բ. ն. Թուլացուցանել, խախտել:

Unfáthered ընֆաթհէրտ ած. Անհայր, որբ մնացեալ 'ի հօրէ:

Unfáthomable ընֆէթհըմէպլ ած. Անչափելի, անյատակ, անդնդախոր. անհուն, անչափ, անսահման:

Unfáthomably ընֆէթհըմէպլի մ. Անչափապէս, անհնարին խորութեամբ:

Unfáthomed ընֆէթհըմտ ած. Անչափ, անդնդախոր: [վաստակ:

Unfatígued ընֆէթիկտ ած. Անխոնջ, ան-

Unfávourable ընֆէյվըրէպլ ած. Ձախող, անյաջող, հակառակ, ներհակ:

Unfávourably ընֆէյվըրէպլի մ. Ձախողակի, ընդհակառակս, ընդդէմ:

Unfeáred ընֆիրտ ած. Աներկիւղ, անվեհեր. անահարկու:

Unfeásible ընֆիզիպլ ած. Զոր չէ մարթ գործել կամ առնել:

Unféathered ընֆէթհէրտ ած. Անփետուր, փետրաթափ:

Unféatured ընֆիչուրտ ած. Տգեղ, անկերպարան,

Unféd ընֆէտ ած. Անսնուաղ, անկերակուր, քաղցեալ, անճաշակ:

Unféed ընֆիտ ած. Ոչ վճարեալ, անվճար:

Unféeling ընֆիլինկ ած. Անզգայ, ապուշ, անկարեկից, անցաւ:

Unféigned ընֆէյնտ ած. Անկեղծ, անխարդախ, անկեղծաւոր, ճշմարիտ:

Unféingnedly ընֆէյնէտլի մ. Անկեղծութեամբ, սրտի մտօք, ճշմարտապէս:

Unfélt ընֆէլթ ած. Ոչ զգացեալ կամ իմացեալ, անզգալի:

Unfénced ընֆէնստ ած. Ոչ պաշտպանեալ, անպատսպար, անպատնէշ:

Unferménted ընֆէրմէնթէտ ած. Ոչ խմորեալ, անխմոր:

Unfértile ընֆէրթիլ ած. Անբեղուն, անարգասաւոր, անբեր, ամուլ, անպտուղ:

To Unfétter ընֆէթթըր բ. ն. Լուծանել զոտնակապս կամ զշղթայս, արձակել 'ի կապանաց,

Unfígured ընֆիկիուրտ ած. Առանց պատկերի կամ նմանութեան:

Unfílled ընֆիլտ ած. Ոչ յագեալ կամ լցեալ:

Unfílial ընֆիլիէլ ած. Անարժան կամ անվայել որդւոյ:

Unfínished ընֆինիշտ ած. Անկատար, թերակատար, ոչ ամբողջն յօրինեալ:

Unfírm ընֆէրմ ած. Տկար, անզօր, թոյլ, անհաստատ, յողդողդ:

Unfít ընֆիթ ած. Անյարմար, անվայելուչ, անդէպ. անձեռնհաս, ոչ բաւական, անպիտան:

To Unfít, բ, ն. Անպիտանացուցանել, անպիտան առնել, անձեռնհաս կամ ոչ բաւական գործել, անյարմար կացուցանել:

Unfítly ընֆիթլի մ. Անյարմարապէս, յանդէպս, անվայելուչս:

Unfítness ընֆիթնէս գ. Անբաւականութիւն, անընդունակ գոլն. անյարմարութիւն, անվայելչութիւն:

Unfítting ընֆիթթինկ ած. Անյարմար, անդէպ, ոչ 'ի դէպ:

To Unfíx ընֆիքս բ, ն. Թուլացուցանել, խախտել, շարժել, տկարացուցանել. լուծանել, հալել:

Unfíxed ընֆիքսթ ած. Անհաստատ, շարժուն, զաղփաղփուն, թափառական, յողդողդ, տարտամ:

Unflédged ընֆլէճտ ած. Անփետուր, նորափետուր, նորահաս, մատաղ, մանկական:

Unfléshed ընֆլէշտ ած. Ոչ կրթեալ յորս, անվարժ:

Unfóiled ընֆօյլտ ած. Աննկուն, ոչ վատթարեալ, անպարտելի:

To Unfóld ընֆօլտ բ, ն. Պարզել, բանալ, տարածել. 'ի վեր հանել, բացատրել, յայտնել, պատմել. յայտ առնել, ցուցանել:

To Unfóol ընֆուլ բ, ն. Զգաստացուցանել, բառնալ զանմտութիւն:

Unforbíd, Unforbídden ընֆօրպիտ, ընֆօրպիտտըն ած. Ոչ արգելեալ կամ զգուշացուցեալ, անարգել:

Unforbíddeness ընֆօրպիտտընէս գ. Ոչ լինելն արգելեալ, անարգելութիւն:

Unfórced ընֆօրսթ ած. Անբռնադատ, ազատ, կամաւոր, ինքնակամ, ոչ գրգեալ. պարզ, անարուեստ, ինքնաբերական. հեշտ, դիւրին, անաշխատ:

Unfórcible ընֆօրսիպլ ած. Անզօր, տըկար:

Unforebóding ընֆօրպօտինկ ած. Ոչ նախագուշակ:

Unforeknówn ընֆօրնօն ած. Ոչ յառաջածանօթ:

Unforeseén ընֆօրսին ած. Ոչ նախատեսեալ, անծանօթ յառաջագոյն, յանկարծ, անակնկալ:

Unforeskínned ընֆօրսքինտ ած. Անթլփատ, ոչ կրճատեալ:

Unfórfeited ընֆօրֆիթէտ ած. Ոչ դըրաւեալ, անկորուստ:

Unforgíving ընֆօրկիվինկ ած. Աններելի, անքաւելի, անողորմելի:

Unforgótten ընֆօրկօթթըն ած. Անմոռաց, ոչ անկեալ 'ի մոռացօնս: [պարան:

Unfórmed ընֆօրմտ ած. Անձև, անկեր-

Unforsáken ընֆօրսէյքըն ած. Ոչ 'ի բաց կամ ամայի թողեալ, ոչ լքեալ:

Unfórtified ընֆօրթիֆայտ ած. Անպարիսպ, անպատուար, ոչ ամրացուցեալ. թոյլ, տկար, անզօր. ոչ աներկեւան կամ ապահով, անպաստպար:

Unfórtunate ընֆօրչիունէթ ած. Ձախորդ, անյաջող, դժբաղդ, թշուառ:

Unfórtunately ընֆօրչիունէթլի մ. Դըժբաղդութեամբ, թշուառաբար, ողորմ, ձախողակի:

Unfórtunateness ընֆօրչիունէթնէս գ. Ձախողութիւն, դժբաղդութիւն, թշուառութիւն, աղէտք, արկած, չարիք:

Unfóught ընֆօթ ած. Ոչ մարտուցեալ, առանց մարտի:

Unfóuled ընֆաուլտ ած. Անշաղախ, մաքուր, անարատ:

Unfrámable ընֆրէյմէպլ ած. Զոր չէ մարթ ձևացուցանել, անյարմարելի:

Unfrámed ընֆրէյմտ ած. Անձև, անկերպարան:

Unfréquent ընֆրիքուէնթ ած. Որ չէ յաճախ, սակաւ, դժուարագիւտ:

To Unfréquent, բ, ն. Ոչ յաճախել կամ ոչ սակս երթալ:

Unfrequénted ընֆրիքուէնթէտ ած. Ոչ յաճախեալ 'ի մարդկանէ, առանձին, մեկուսի:

Unfréquently ընֆրիքուէնթլի մ. Ոչ յաճախակի, սակաւ անգամ:

Unfriénded ընֆրէնտէտ ած. Լքեալ 'ի բարեկամաց, անօգնական:

Unfriéndliness ընֆրէնտլինէս գ. Նուազութիւն սիրոյ կամ բարեկամութեան, խորթաբարոյութիւն:

Unfriéndly ընֆրէնտլի ած. Խորթաբարոյ, անբարեսէր, անհամբոյր, բիրտ, անոպայ, անքաղաքավար, ամարդի:

Unfrózen ընֆրօզըն ած. Ոչ սառուցեալ, անսառոյց:

Unfrúitful ընֆրութֆուլ ած. Ամուլ, անզաւակ, անպտուղ, անբեր. անբեղուն, անբեղնաւոր. անօգուտ, անպիտան:

To Unfúrl ընֆըրլ բ, ն. Բանալ, պարզել, տարածել, վերացուցանել:

To Unfúrnish ընֆըրնիշ բ, ն. Մերկացուցանել 'ի զարդուց, կողոպտել, անշքացուցանել:

Unfúrnished ընֆը՛րնիշտ ած. Անպարդ, անչքացեալ, մերկ. առանց հանդերձանաց, զուրկ 'ի կարևոր սպասուց, անկազմ, անպատրաստ:

Ungáin, Ungáinly ընկէ՛յն, ընկէ՛յնլի ած. Այլանդակ, անտաշ:

Ungálled ընկօ՛լտ ած. Անմաղձ, անխոց, ողջանդամ.

Ungártered ընկա՛րթըրտ ած. Անկապ, առանց կապելոյ զգուլպայս:

Ungáthered ընկէ՛թհըրտ ած. Ոչ հաւաքեալ կամ կթեալ:

Ungénerated ընճէ՛նըրէյթէտ ած. Անծին:

Ungénerative ընճէ՛նըրէյթիվ ած. Ամուլ, անծնունդ, որ ոչ ծնանի, անծննդական:

Ungénerous ընճէ՛նըրըս ած. Անազատական, տմարդի, գծուծ, անտաշ. նախատական, թշնամանալից:

Ungénial ընճի՛նիըլ ած. Ներհակակիր կամ հակառակ բնութեան, անառողջ, վընասակար, անախորժ:

Ungéntle ընճէ՛նթըլ ած. Խիստ, դժընդակ. բիրտ, անտաշ, տմարդի:

Ungéntlemanly ընճէ՛նթըլմէնլի ած. Անազնուական, բիրտ, տմարդի, գեղջուկ:

Ungéntleness ընճէ՛նթըլնէս գ. Խստութիւն, դժնդակութիւն, ժանտութիւն. բրտութիւն, տմարդութիւն, անտաշութի:

Ungéntly ընճէ՛նթլի մ. Խստիւ, դժընդակս, բրտաբար, տմարդութեամբ:

Ungeométrical ընճիօմէ՛թրիքըլ ած. Աներկրաչափ:

Ungílded ընկի՛լտէտ ած. Ոչ օծեալ կամ գրուագեալ ոսկւով:

To Ungírd ընկը՛րտ բ, ն. Արձակել ըզկամն, անգօտևորել:

Ungírt ընկը՛րթ ած. Անգօտի, թոյլ, անգօտևոր:

Ungíving ընկի՛վին ած. Անընծայաբեր, որ ոչ տայ պարգևս:

Unglórified ընկլօ՛րիֆայտ ած. Ոչ փառաւորեալ, անպատիւ, անարգ:

Unglóved ընկլը՛վտ ած. Առանց ձեռնոցի, անթաթպան:

To Unglúe ընկլի՛ու բ, ն. Փրթուցանել զմածուցեալն, քակել, լուծանել, բանալ:

To Ungód ընկօ՛տ բ, ն. Խոտորեցուցանել յԱստուծոյ:

Ungódlily ընկօ՛տլիլի մ. Իբրև անաստուած, ամբարշտաբար, անօրէնութբ:

Ungódliness ընկօ՛տլինէս գ. Անաստուածութիւն, ամբարշտութիւն, անօրէնութի:

Ungódly ընկօ՛տլի ած. Անաստուած, ամբարիշտ, անօրէն, չար:

Ungored ընկօ՛րտ ած. Անխոց, առանց վիրաց, անվնաս:

Ungórged ընկօ՛րճտ ած. Անյագ, ոչ լցեալ կամ խճողեալ:

Ungót ընկօ՛թ ած. Ոչ ստացեալ կամ գնեալ. ոչ ծնեալ:

Ungóvernable ընկը՛վըրնէպլ ած. Անուղղելի. անսանձ, անզուսպ, ըմբոստ, հեստ:

Ungóverned ընկը՛վըրնտ ած. Առանց կառավարութեան կամ իշխանութեան. անկանոն, անկարգ, անսանձ, անսաստ:

Ungráceful ընկրէ՛յսֆուլ ած. Անշնորհ, տգեղ, անվայելուչ, անհեթեթ:

Ungrácefulness ընկրէ՛յսֆուլնէս գ. Անշնորհութիւն, տգեղութիւն, այլանդակութիւն:

Ungrácious ընկրէ՛յշըս ած. Անշնորհ, ապաշնորհ, չար, անզգամ, ատելի. անախորժ, անհաճոյ, անվայելուչ, տմարդի. ձախող, թշուառ:

Ungrammátical ընկրէմմէ՛թիքըլ ած. Անքերական:

Ungránted ընկրէ՛նթէտ ած. Ոչ տուեալ կամ շնորհեալ:

Ungráteful ընկրէ՛յթֆուլ ած. Ապերախտ, ապաշնորհ, ապախտաւոր, երախտամոռաց. անբերրի, անբարեբեր. անհաճոյ, անախորժ, տաղտկալի:

Ungrátefully ընկրէ՛յթֆուլլի մ. Ապերախտութեամբ. տհաճութեամբ:

Ungrátefulness ընկրէ՛յթֆուլնէս գ. Ապերախտութիւն, անշնորհակալութի. տհաճութիւն, տաղտկութիւն, ձանձրոյթ:

Ungrávely ընկրէ՛յվլի մ. Առանց ծանրութեան դիմաց:

Ungróunded ընկրա՛ունտէտ ած. Անհիմն, անհաստատ, զայփայփուն:

Ungrúdgingly ընկրը՛ճինլի մ. Առանց դըժկամակութեան, մտադիւր, սրտի մօք, զուարթադին, խնդամտաբար:

Unguárded ընկա՛րտէտ ած. Առանց պահապանի կամ պահպանութեան, անպատրաստ, ոչ պաշտպանեալ. անզգոյշ, անփոյթ, անմտադիր:

U'nguent ը՛նկուէնթ գ. Իւղ, օծանելիք:

To Unhállow ընհէ՛լլօ բ, ն. Անսուրբ առնել, պղծել:

Unhállowed ընհէ՛լլօտ ած. Անսուրբ, պիղծ, գարշելի, խառնակ:

To Unhánd ընհէ՛նտ բ, ն. Թողուլ 'ի ձեռանէ, արձակել:

Unhándled ընհէ՛նտըլտ ած. Ոչ ձեռնարկեալ կամ շօշափեալ:

Unhándsome ընհէ՛նսըմ ած. Ոչ գեղեցիկ, տգեղ. անշնորհ, ապաշնորհ:

Unhándsomely ընհէ՛նսըմլի մ. Անվայելուչս, յանդգնս. տմարդութեամբ, բրտաբար, անհեթեթս:

Unhándsomeness ընհէնտսըմնէս գ. Տգեղութիւն, անվայելչութիւն. գձձութիւն, բրտութիւն, ամարդութիւն:

Unhándy ընհէնտի ած. Անճարակ, անձեռնհաս, անյարմար:

To Unháng ընհէնկ բ, ն. Հանել զօթոցս կամ զպաստառակալս սենեկին:

Unhánged ընհէնկտ ած. Ոչ կախեալ կամ հանեալ 'ի կախաղան:

Unháp ընհէփ գ. Աղէտ, թշուառութի՛, դժբաղդութիւն:

Unháppily ընհէփփիլի մ. Թշուառաբար, ողորմ, հիքութեամբ:

Unháppiness ընհէփփինէս գ. Թշուառութիւն, աղէտ, արկած, չարիք. դժբաղդութիւն, ձախողութիւն, պատահար:

Unháppy ընհէփփի ած. Թշուառ, աղէտալի, ողորմ. դժբաղդ, եղկելի, տառապեալ, հէգ. չար, ձախորդ, չարագուշակ:

To Unhárbour ընհարպըր բ, ն. Հանել յորջոյ կամ արտաքս:

Unhármed ընհարմտ ած. Անվնաս, ողջանդամ:

Unhármful ընհարմֆուլ ած. Անվնաս, անմեղ, ոչ վնասիչ:

Unharmónious ընհարմօնիըս ած. Անհամեմատ, անվայելուչ, տարապայման. անհամաձայն, անմիաբան, չարաձայն, անախորժ 'ի լսելիս:

To Unhárness ընհարնէս բ, ն. Բառնալ կամ 'ի բաց առնուլ զկազմածս. կապտել 'ի զինուց:

Unhátched ընհէչտ ած. Ոչ ելեալ 'ի ձուոյ. ոչ հանեալ 'ի լոյս:

Unházarded ընհէզըրտէտ ած. Անվտանգ:

Unheálthful ընհէլթֆուլ ած. Անառողջ, վատառողջ, վնասակար առողջութեան:

Unheálthy ընհէլթի ած. Վատառողջ, խօթ, հիւանդագին, ախտացեալ:

Unheárd ընհէրտ ած. Անլուր, ոչ լսեալ լսելի: — of, անլուր, անծանօթ:

To Unheárt ընհարթ բ, ն. Սրտաբեկ կամ նկուն առնել, լքուցանել, վհատեցուցանել:

Unheáted ընհիթէտ ած. Ոչ ջեռուցեալ:

Unheéded ընհիտէտ ած. Ոչ զգուշացեալ, անզգոյշ, անգէտ, անտեղեակ:

Unheéding ընհիտինկ ած. Անզգոյշ, անփոյթ:

Unheédy ընհիտի ած. Անզգոյշ, յանդուգն, յանկարծ:

To Unhéle ընհիլ բ, ն. Յայտնել, յանդիման առնել:

Unhélped ընհէլփտ ած. Անօգնական, լքեալ:

Unhélpful ընհէլփֆուլ ած. Անօժանդակ, անօգուտ, վայրապար:

Unhéwn ընհիուն ած. Անհարթ, անտաշեալ, անտաշ:

Unhídebound ընհայտպաունտ ած. Որ ունի տատմոքս ընդարձակ. լայն:

To Unhínge ընհինճ բ, ն. Հանել 'ի ծղխնեաց. խախտել, շարժել, տատանեցուցանել. աղմկել, վրդովել, խռովեցուցանել:

Unhóliness ընհօլինէս գ. Անսրբութիւն, ամբարշտութիւն, չարութիւն:

Unhóly ընհօլի ած. Անսուրբ, պիղծ, գարշելի, անաստուած, ամբարիշտ, չար:

Unhónored ընօնըրտ ած. Անպատիւ, ոչ պատուեալ, անարգ:

To Unhóop ընհուփ բ, ն. Հանել կամ 'ի բաց առնուլ զշրջանակն:

Unhóped, Unhóped for ընհօփտ ած. Անյոյս, անակնկալ: [յուսալի:

Unhópeful ընհօփֆուլ ած. Անյոյս, ան-

To Unhórse ընհօրս բ, ն. Ընկենուլ կամ իջուցանել յերիվարէն:

Unhóspitable ընհօսփիթէպլ ած. Հիւրատեաց, օտարատեաց, խուժադուժ, անագորոյն:

Unhóstile ընհօսթիլ ած. Որ ոչ է թշնամւոյ, բարեկամական:

To Unhóuse ընհաուզ բ, ն. Հանել 'ի տանէ կամ 'ի բնակութենէ:

Unhóused ընհաուզտ ած. Անտուն. աստանդական:

Unhóuselled ընհաուզըլտ ած. Անհաղորդ, առանց խորհրդոյ հաղորդութեան:

Unhúmbled ընըմպլտ ած. Ոչ խոնարհեալ, անամօթ, անպատկառ:

Unhúrt ընհըրթ ած. Անվնաս, ողջ անդամ, անարատ:

Unhúrtful ընհըրթֆուլ ած. Անվնաս, անմեղանչական, առանց յանցանաց:

U nicorn եունիքօրն գ. Միեղջերու. թռչուն ինչ:

U'niform եունիֆօրմ ած. Միօրինակ, հանգունատիպ, նման, հաւասար, համանման:

Unifórmity եունիֆօրմիթի գ. Միակերպութիւն՝ հաւասարութիւն. զուգութի, նմանակցութիւն:

U'niformly եունիֆօրմլի մ. Միապէս, միօրինակ, նոյնպէս, յար և նման:

Unimáginable ընիմէճինէպլ ած. Զոր չէ մարթ խորհել կամ զմտաւ ածել, 'ի վեր քան զմիտս, անհնար:

Unimáginably ընիմէճինէպլի մ. Ի վեր քան զմիտս, յանհնարինս:

Unímitable ընիմիթէպլ ած. Աննմանելի, որում չէ հնար նմանող լինել:

Unimpáirable ընիմփէրէպլ ած. Անկորուստ, անեղծ, աննուազելի, անվթար:

Unimpáired ընիմփէյրտ ած. Անկորուստ, անարատ, աննուազ, անվթար։

Unimpórtant ընիմփօրթէնթ ած. Անպիտան, ոչ կարեւոր. նուաստ, անխրոխտ։

Unimpórtuned ընիմփօրթընտ ած. Ոչ թախանձեալ կամ ստիպեալ։

Unimpróvable ընիմփրուվէպլ ած. Որում չէ հնար յառաջադէմ լինել 'ի լաւ անդր։

Unimpróvableness ընիմփրուվէպլնէս գ. Ոչ յառաջադիմութիւն 'ի լաւ անդր, յետնութիւն։

Unimpróved ընիմփրուվտ ած. Յետնեալ, տգէտ, անպիտան, ոչ զարգացեալ կամ յառաջադէմ։

Unincréasable ընինքրիզէպլ ած. Անաճեցուն, որ ոչ աճէ կամ առաւելու։

Unindífferent ընինտիֆֆէրէնթ ած. Ոչ անտարբեր կամ անաչառ, կուսակից, հակեալ 'ի, կողմնասէր։

Uninflámmable ընինֆլէմմէպլ ած. Անբորբոքելի, անբոցակէզ։

Uninfórmed ընինֆօրմտ ած. Անկիրթ, անվարժ, անհմուտ, անկերպարան, անկենդան, ոչ ձեւացեալ։

Uningénuous ընինճէնիուըս ած. Անազնուամիտ, գծուծ, անպիտան։

Uninhábitable ընինհէպիթէպլ ած. Անբնակելի, անբնակ։

Uninhábitableness ընինհէպիթէպլնէս գ. Անբնակութիւն. լինելն անբնակելի։

Uninhábited ընինհէպիթէտ ած. Անբնակ, ոչ բնակեալ, ամայի։

Unínjured ընինճըրտ ած. Անվնաս, անարատ, ողջանդամ։

Uninscríbed ընինսքրայպտ ած. Անվերնագիր, անմակագիր։

Uninspíred ընինսփայրտ ած. Ոչ ազդեալ 'ի վերուստ կամ շնչեալ յաստուածուստ։

Uninstrúcted ընինսթրըքթէտ ած. Անվարժ, անկիրթ, անհրահանգ, տգէտ։

Uninstrúctive ընինսթրըքթիվ ած. Որ ոչ մարզէ կամ կրթէ, անօգուտ, անպիտան։

Unintélligent ընինթէլլիճէնթ ած. Անիմաստ, անհանճար, անմիտ, անբան. անգէտ. անփորձ։

Unintelligibílity ընինթէլլիճիպիլիթի գ. Դժուարիմացութիւն, անհասութիւն։

Unintélligible ընինթէլլիճիպլ ած. Անիմանալի, դժուարիմաց, օտարոտի։

Unintélligibly ընինթէլլիճիպլի մ. Անիմանալի իմն օրինակաւ, օտարոտի իմն, առանց իմաստից։

Uninténtional ընինթէնշընըլ ած. Ոչ դիտեալ, անակնկալ, ակամայ։

Unínteressed, Uninterested ընինթէրէսթ, ընինթէրէսթէտ ած. Անշահախնդիր, անօգտախնդիր։

Unintermítted ընինթէրմիթթէտ ած. Անընդհատ, անխափան, անդադար։

Uninterrúpted ընինթէրրըփթէտ ած. Ոչ ընդմիջեալ կամ հատեալ, անխափան։

Uninterrúptedly ընինթէրրըփթէտլի մ. Անընդհատ, անխափան, անդադար։

Uninvéstigable ընինվէսթիկէպլ ած. Անհետազօտելի, անզննին, անքննելի։

Uninvíted ընինվայթէտ ած. Անկոչ, առանց հրաւիրանաց։

Unjóinted ընճօյնթէտ ած. Անկից, զատ, բաժանեալ. անյօդ։

U'nion եունիըն գ. Միաւորութիւն, միութիւն, զուգութիւն. միաբանութիւն, միաբան հաւանութիւն, ձայնակցութիւն։ — -jack, փոքրիկ նաւ լինչ անգղիացւոց։

Unjóyous ընճօյըս ած. Տխուր, տրտում, անմխիթար։

Uníparous եունիփէրըս ած. Միածնունդ, որ զմի միայն ծնանի առ մի նուագ։

U'nison եունիսըն ած. Միաձայն կամ առանձին (երգ)։

U'nison, գ. Միաձայն երգ, հնչումն կամ նուագ։

U'nit եունիթ գ. Միութիւն, մի, միակ թիւ։

To Uníte եունայթ բ, ն. Միաւորել. միաբանել. կցել, յարել. զուգել, զուգակցել։

To Uníte, բ, չ. Միաբանիլ. միաւորիլ, միանալ, յարիլ, կցիլ։

Unítedly եունայթէտլի մ. Ի միասին, միահաղոյն, միաբան։

Uníter եունայթըր գ. Միաւորիչ, միաբանիչ. միջնորդ։

Unítion եունիշըն գ. Միաւորութիւն, կցումն։

U'nitive եունիթիվ ած. Միաւորիչ, միաւորական։

U'nity եունիթի գ. Միութիւն. միաբանութիւն, կապակցութիւն, յարմարութիւն, միաւորութիւն։

Unjúdged ընճըճտ ած. Ոչ վճռեալ կամ դատեալ, անդատ։

Univérsal եունիվէրսէլ ած. Ընդհանուր, ընդհանրական, առհասարակ, տիեզերական, համօրէն, բովանդակ։

Univérsal գ. Ընդհանուրք, տիեզերք, ընդհանուր կարգ տիեզերաց։

Universálity եունիվէրսէլիթի գ. Ընդհանրութիւն, ընդհանրականութիւն։

Univérsally եունիվէրսէլլի մ. Ընդհանրապէս, սեռօրէն, առհասարակ, ողջոյն։

U'niverse եունիվէրս գ. Ընդհանուրք, տիեզերք, ոլորտք երկրի։

Univérsity եունիվէրսիթի գ. Համալսարան, ուսումնարան գիտութեանց։

Unívocal եունիվօքէլ ած. Փաղանուն. ստոյգ, հաստատուն, անվրէպ։

Unívocally եունիվօքէլլի մ. Փաղանունաբար. միօրինակ։

Unjúst ընճըսթ ած. Անիրաւ, անարդար։

Unjústifiable ընճըսթիֆայէպլ ած. Անարդարացուցանելի, ստգտանելի, պախարակելի, անիրաւ։

Unjústifiableness ընճըսթիֆայէպլնէս գ. Անիրաւութիւն։

Unjústifiably ընճըսթիֆայէպլի մ. Անարդարանալի։

Unjústly ընճըսթլի մ. Յանիրաւի, անիրաւութեամբ։

To Unkénnel ընքէննիլ ե, ն. Հանել յորջոյ կամ 'ի ծակուց. հետազօտել, գտանել։

Unként ընքէնթ ած. Անծանօթ։

Unképt ընքէփթ ած. Ոչ կալեալ կամ պահեալ։

Unkínd ընքայնտ ած. Տմարդի, անբարեէր, բիրտ, ապա։

Unkíndly ընքայնտլի մ. Տմարդութեամբ, չնկակամագոյնս, բրտաբար. հակառակ, ձախողակի, չարաչար։

Unkindness ընքայնտնէս գ. Տմարդութիւն, բրտութիւն, ապերասնութիւն, չարակամութիւն, ահաձութիւն, դժկամակութիւն։

To Unkíng ընքինկ ե, ն. Զրկել 'ի թագաւորութենէ, բառնալ զթագաւորութիւն։

Unknígthly ըննայթլի ե, ն. Անարժան կամ անվայելուչ ասպետի։

To Unknít ըննիթ ե, ն. Քակել, արձակել, լուծանել. բանալ։

To Unknów ըննօ ե, ն. Ոչ ևս գիտել։

Unknówable ըննօէպլ ած. Անգիտելի։

Unknówing ըննօինկ ած. Անգէտ, ագէտ, անհմուտ, անտեղեակ. անծանօթ, օտար։

Unknówingly ըննօինկլի մ. Յանգէտս, յանծանօթս, տգիտաբար։

Unknówn ըննօն ած. Ոչ ծանուցեալ, անծանօթ, օտար, անգէտ։

Unláboured ընլէպըրտ ած. Ոչ մշակեալ, անարօրագիր, անգործ. անաշխատ, անվաստակ, դիւրին, ինքնակամ։

To Unláce ընլէյս ե, ն. Քակել, լուծանել, արձակել. մերկացուցանել, հանել 'ի բաց, կողոպտել։

To Unláde ընլէյտ ե, ն. Թափել զբեռինս, թեթևացուցանել, դատարկել։

Unláid ընլէյտ ած. Անհաստատ, ցնդափոփուն. անհանգիստ, անանդորր։

Unlaménted ընլէմէնթէտ ած. Ոչ լացեալ կամ ողբացեալ, անաշխար։

To Unlátch ընլէչ ե, ն. Բառնալ զգլանափակ դրանն։

Unláwful ընլ՛ֆուլ ած. Ապօրինաւոր, անվաւեր, արտօրէն, արգելեալ յօրինաց, անիրաւ, անարժան. անհարազատ։

Unláwfully ընլօֆուլլի մ. Ընդդէմ կամ արտաքոյ օրինաց. անվաւերաբար, յանիրաւի. անհարազատաբար, 'ի պոռնկութէ։

Unláwfulness ընլօֆուլնէս գ. Ապօրինաւորութիւն, անվաւերութիւն, անհարազատութիւն, անիրաւութիւն, անարժանութիւն։

To Unléarn ընլըրն ե, ն. Մոռանալ զուսեալն, թողուլ, 'ի բաց խափանել։

Unléarned ընլըրնէտ ած. Տգէտ, անուս, անհմուտ, անտեղեակ. ոչ գիտացեալ, անծանօթ. անվայել կամ անարժան գիտնոց։

Unléarnedly ընլըրնէտլի մ. Տգիտաբար, ախմարաբար. անհանճարաբար։

Unleávened ընլէվէնտ ած. Անխմոր, ոչ խմորեալ։

Unléisuredness ընլիժըրէտնէս գ. Անպարապութիւն։

Unléss ընլէս շ. Եթէ ոչ, բայց միայն, բայց եթէ։

Unléssoned ընլէսսընտ ած. Անուս, անուսումն, ագէտ, անվարժ։

Unléttered ընլէթթըրտ ած. Առանց դպրութեան, անուսումն, ագէտ։

Unlévelled ընլէվէլտ ած. Անհաւասար, անհարթ։

Unlibídinous ընլիպիտինըս ած. Ողջախոհ, պարկեշտ, սուրբ, անարատ։

Unlícensed ընլայսէնսթ ած. Առանց հրամանի կամ թոյլտուութեան, անհրաման։

Unlícked ընլիքթ ած. Տգեղ, անկերպարան, անյարդար։

Unlíghted ընլայթէտ ած. Ոչ վառեալ կամ բորբոքեալ։

Unlíke ընլայք ած. Աննման, զանազան, տարօրինակ. անհաւանական, անդէպ, անտեղի, անյարմար, օտար։

Unlíkelihood, Unlíkeliness ընլայքլիհուտ, ընլայքլինէս գ. Աննմանութիւն, անյարմարութիւն, անհաւանականութիւն։

Unlíkely ընլայքլի ած. Անհաւանական, օտար, անտեղի։

Unlíkely, մ. Անհաւանելի, առանց ինչ հաստատութեան։

Unlíkeness ընլայքնէս գ. Աննմանութի, տարբերութիւն, անհամեմատութիւն։

Unlímitable ընլիմիթէպլ ած. Անսահման, անսահմանելի, անչափ։

Unlímited ընլիմիթէտ ած. Անսահման, անպայման, անկապար, անչափ. անզուսպ. բացարձակ։

Unlímitedly ընլի՛միթէտըլի մ. Անսահմանաբար, յանչափս, կարի լի՛ն:

Unlíneal ընլի՛նիէլ ած. Որ ոչ իջանէ ըստ կարգի յաջորդութեան:

To Unlínk ընլի՛նք բ, ն. Քակել, արձակել, բանալ:

Unlíquified ընլի՛քուիֆայտ ած. Անհալ, անլոյծ:

To Unlóad ընլո՛տ բ, ն. Ի բաց առնուլ զբեռինս. թեթեւացուցանել:

To Unlóck ընլո՛ք բ, ն. Բանալ, 'ի բաց առնուլ զփականս:

Unloóked, Unloóked for ընլո՛ւքտ ֆօր ած. Անակնկալ, անյոյս:

To Unloóse ընլո՛ւս բ, ն. Լուծանել, արձակել, քակել, քակտել:

To Unloóse, բ, չ. Լուծանիլ, քակտիլ, քայքայիլ:

Unlóveliness ընլը՛վլինէս գ. Լինելն անհաճոյ կամ ոչ սիրելի:

Unlóvely ընլը՛վլի ած. Անհաճոյ, ոչ սիրելի, ատելի:

Unlóving ընլը՛վինկ ած. Չսիրող, անգութ, ատեցող:

Unlúckily ընլը՛քիլի մ. Թշուառաբար, ձախողակի, դժբաղդութեամբ:

Unlúcky ընլը՛քի ած. Ձախորդ, անյաջող, թշուառ, դժբաղդ. չար, չարագուշակ, վնասակար:

Unlústrous ընլը՛սթրըս ած. Անփայլ, աղօտ, նսեմ, անշուք:

To Unlúte ընլի՛ութ բ, ն. Ի բաց առնուլ զկաւ կամ զծեփ (քիմիական անօթոց):

Unmade ընմէ՛յտ ած. Անգործ, անարար, անեղ. անզարդ, անկերպարան, անպատրաստ:

Unmáimed ընմէ՛յմտ ած. Անթերի, անվթար:

Unmákable ընմէ՛յքէպըլ ած. Զոր չէ մարթ առնել, անհնարին:

To Unmáke ընմէ՛յք բ, ն. Եղծանել, ապականել, աւերել:

To Unmán ընմէ՛ն բ, ն. Բառնալ զմարդկութիւնն, անբան գործել. կնամարդի առնել. լքուցանել, ընկճել, ակարացուցանել:

Unmánageable ընմէ՛նիճէպըլ ած. Դժուարընտել, անսաստ, ըմբոստ:

Unmánaged ընմէ՛նիճտ ած. Անընտել, անվարժ, անխրատ, անկիրթ:

Unmánlike, Unmánly ընմէ՛նլայք, ընմէ՛նլի ած. Անմարդի, անարժան մարդոյ. կանացի, կնամարդի, կնատ:

Unmánnered ընմէ՛ններտ ած. Տմարդի, բիրտ, ապուռ, անտաշ, անհեթեթ:

Unmánnerliness ընմէ՛ններլինէս գ. Տմարդութիւն, բրտութիւն, անքաղաքավարութիւն:

Unmánnerly ընմէ՛ններլի ած. Բիրտ, ապուռ, տմարդի, անտաշ, անքաղաքավար:

Unmánnerly, մ. Բրտաբար, գեղջկօրէն, անքաղաքավարութեամբ:

Unmanúred ընմէնի՛ուրտ ած. Անգործ, ոչ մշակեալ:

Unmárked ընմա՛րքտ ած. Աննշան, անծանօթ:

Unmárried ընմէ՛րրիտ ած. Ոչ ամուսնացեալ, ամուրի, անայր, անկին:

To Unmásk ընմէ՛սք բ, ն. Ի բաց առնուլ զդիմակն յայտնել, յերեւան հանել, ցուցանել, խայտառակել:

To Unmásk, բ, չ. Ի բաց առնուլ զդիմակն յերեսաց իւրոց:

Unmásked ընմէ՛սքտ ած. Յայտնի, անպատրուակ, մերկապարանոց:

Unmásterable ընմա՛սթըրէպըլ ած. Աննուաճելի, անզուսպ:

Unmástered ընմա՛սթըրտ ած. Անզուսպ, աննուաճելի, անհնարին:

Unmátchable, Unmátched ընմէ՛չէպըլ, ընմէ՛չտ ած. Անհամեմատ, անզուգական:

Unméaning ընմի՛նինկ ած. Որ ոչինչ նշանակէ կամ ցուցանէ, անիմաստ:

Unméant ընմէ՛նթ ած. Ոչ դիտեալ, անակնկալ, յանկարծահաս:

Unméasurable, Unméasured ընմէ՛ժըրէպըլ, ընմէ՛ժըրտ ած. Անչափ, անսահման, անհուն, անթիւ:

Unméditated ընմէ՛տիթէյթէտ ած. Ոչ խորհեալ կամ զմտաւ ածեալ յառաջագոյն, յանպատրաստից:

Unmeét ընմի՛թ ած. Անդէպ, անյարմար, անվայելուչ, տարադէպ:

Unméllowed ընմէ՛լլօտ ած. Տհաս, խակակութ, ապաժաման:

Unméntioned ընմէ՛նշընտ ած. Անյիշատակ, 'ի մոռացօնս անկեալ:

Unmérchantable ընմէ՛րչէնթէպըլ ած. Անվաճառ, զոր չէ մարթ վաճառել կամ գնել:

Unmérciful ընմէ՛րսիֆուլ ած. Անգութ, անողորմ, խիստ, անհնարին:

Unmércifully ընմէ՛րսիֆուլլի մ. Անգթութեամբ, անողորմ, խստիւ, չարաչար:

Unmércifulness ընմէ՛րսիֆուլնէս գ. Անգթութիւն, ժանտութի, դաժանութիւն:

Unmérited ընմէ՛րիթէտ ած. Զրի տուեալ, ոչ 'ի սակս արժանեաց կամ արդեանց:

Unméritedness ընմէ՛րիթէտնէս գ. Անարժանութիւն անձին:

Unmínded ընմա՛յնտէտ ած. Անմտադիր, անզգոյշ. առանց մտածութեան կամ խորհելոյ:

Unmíndful ընմայնտֆուլ ած. Անմտադիր, անփոյթ, անզգոյշ:

To Unmíngle ընմինկըլ բ, ն. Զատանել կամ անջատել զխառնեալսն, զատել:

Unmíngled ընմինկըլտ ած. Անխառն, մաքուր, պարզ, զուտ:

Unmíry ընմայրի ած. Անշաղախ, անտիղմ:

Unmítigated ընմիթիկէյթէտ ած. Անամոք, անողոքելի, խիստ, սաստիկ:

Unmíxed, Unmíxt ընմիքսթ ած. Անխառն, անապակ, զուտ, մաքուր, պարզ, անապական, հարազատ:

Unmóaned ընմօնտ ած. Առանց կոծոյ կամ արտասուաց, անաշխար:

Unmóistened ընմօյսընտ ած. Անթաց, անխոնաւ, չոր, ցամաք:

Unmoléstedընմօլէսթէտ ած. Անխռով, անվիշտ, առանց նեղութեան:

To Unmoór ընմուր բ, ն. Խարիսխ վերացուցանել, լուծանել զխարիսխ:

Unmóralized ընմօրըլայզտ ած. Անկարգ ՚ի գնացս, անառակ, անկրթացեալ, վատթար. չուարեալ, լքեալ:

Unmórtified ընմօրթիֆայտ ած. Անմեռ, ոչ մահացեալ:

Unmóveable ընմուվէպըլ ած. Անշարժ, անշարժելի, հաստատուն, անփոփոխ:

Unmóved ընմուվտ ած. Անշարժ, հաստատուն, անսասան, անդրդուելի, անայլայլելի. անկարեկից, անազդելի:

Unmóving ընմուվինկ ած. Անշարժ, հաստատուն. անազդու:

To Unmóuld ընմօլտ բ, ն. Կերպարանափոխ կամ ձեւափոխ առնել:

Unmóurned ընմօրնտ ած. Ոչ սգացեալ կամ ողբացեալ, անկոծ, անաշխար:

To Unmúffle ընմըֆֆըլ բ, ն. Ի բաց առնուլ զպատրուակ կամ զծածկոյթ գլխոյ:

Unmúsical ընմիուզիքըլ ած: Աներաժիշտ, անհամաձայն, չարաձայն:

To Unmúzzle ընմըզզըլ բ, ն. Ի բաց առնուլ զբաշ ցռկի կամ զսանձ:

Unnámed ըննէյմտ ած. Ոչ յիշեալ կամ անուանեալ, անլուր, անյիշատակ:

Unnátural ըննէչիուրըլ ած. Ընդդէմ կամ արտաքոյ բնութեան, անբնական, անբուն. անգութ, անողորմ. արուեստական, արուեստակեալ:

Unnáturally ըննէչիուրըլլի մ. Ընդդէմ կամ արտաքոյ բնութեան. անողորմ:

Unnáturalness ըննէչիուրըլնէս գ. Անգթութիւն, վայրագութիւն:

Unnávigable ըննէվիկէպըլ ած. Աննաւարկելի, անանցանելի:

Unnécessarily ըննէսէսսէրիլի մ. Առանց հարկի, յումպէտս, վայրապար:

Unnécessariness ըննէսէսսէրինէս գ. Անպիտանութիւն, անկարեւորութիւն:

Unnécessary ըննէսէսսէրի ած. Անպիտան, անօգուտ, վայրապար, ոչ կարեւոր, անպէտ:

Unnéighbourly ըննէյպըրլի ած. Տմարդի, բիրտ, անօպայ, անընկերասէր:

Unnéighbourly, մ. Տմարդութեամբ, քինու, ատելութեամբ:

To Unnérve ըննէրվ բ, ն. Տկարացուցանել, կթուցանել, բառնալ զոյժն:

Unnérved ըննէրվտ ած. Տկար, անզօր, կթուցեալ:

Unnóble ըննօպըլ ած. Նուաստ, գծուծ, անարգ, վատազգի:

Unnóted ըննօթէտ ած. Ոչ ծանուցեալ կամ գիտեալ, յանդէտս, յանզգոյշս. անծանօթ, աննշան, անփառունակ:

Unnúmbered ըննըմպըրտ ած. Անթիւ, անթուելի, անհամար:

Unobjécted ընօպճէքթէտ ած. Առանց դիմադրութեան կամ առարկութեան:

Unobnóxious ընօպնօքշըս ած. Անպարտ, անպարտական, ոչ ենթապարտ:

Unobséquiousness ընօպսիքուիըսնէս գ. Անհնազանդութիւն, ստամբակութիւն:

Unobsérvable ընօպզէրվէպըլ ած. Անզննելի, աննշմարելի, որ ոչ անկանի ընդ տեսութեամբ աչաց:

Unobsérvant ընօպզէրվէնթ ած. Որ ոչ պահէ, անհնազանդ, անականածու. անմտադիր, անփոյթ, որ ոչ դիտէ կամ զննէ:

Unobsérved ընօպզէրվտ ած. Յանդէտս, յանծանօթս, յանզգոյշս, առանց դիտելոյ, անմտադիր:

Unobsérving ընօպզէրվինկ ած. Որ ոչ քաջ դիտէ, անմտադիր, անզգոյշ:

Unobstrúcted ընօպսթրըքթէտ ած. Ոչ խցեալ, անխափան, անարգել:

Unobstrúctive ընօպսթրըքթիվ ած. Որ ոչ խափանէ կամ արգելու:

Unobtáined ընօպթէյնտ ած. Անձեռնհաս, ոչ ստացեալ կամ ՚ի ձեռս բերեալ:

Unóbvious ընօպվիըս ած. Որ ոչ դիւրաւ ընդ առաջ ելանէ, դժուարին:

Unóccupied ընօքքիուփայտ ած. Ոչ գրաւեալ կամ լցեալ, դատարկ, պարապորդ:

Unoffénding ընօֆֆէնտինկ ած. Անվնաս, անմեղ, անմեղանչական:

Unóffered ընօֆֆըրտ ած. Ոչ ընծայեալ կամ նուիրեալ:

To Unóil ընօյլ բ, ն. Բառնալ կամ ՚ի բաց առնուլ զիւղն: [կեալ:

Unópening ընօփընինկ ած. Անբաց, փա-

Unóperative ընօփէրէթիվ ած. Անգործ, վայրապար, [illegible]:

Unoppósed ընօփփօ՛զտ ած. Անդիմադարձ, անխափան, անարգել, առանց լինելոյ ընդդիմութեան:

Unórderly ընօ՛րտըրլի ած. Անկարգ, շփոթ, անկանոն, խառնիխուռն: [սովոր:

Unórdinary ընօ՛րտինէրի ած. Օտար, ան-

Unórganized ընօ՛րկէնայզտ ած. Անգործարանաւոր, առանց գործարանաց:

Unoríginal, Unoríginated ընօրի՛ճինէլ, ընօրի՛ճինէյթէտ ած. Անծին, որոյ չիք ծագումն, ինքնագոյ:

Unórthodox ընօ՛րթհօտօքս ած. Զարափառ, այլափառ:

Unówed ընօ՛տ ած. Որ չունի սեպհական տէր, անծանօթ:

Unówned ընօ՛նտ ած. Որ չունի սեպհական տէր, անտէրունչ:

To Unpáck ընփէ՛ք բ, ն. Բանալ զբեռինս. բանալ:

Unpácked ընփէ՛քթ ած. Անկեղծ, անաչառ, համարձակ:

Unpáid ընփէ՛յտ ած. Ոչ հատուցեալ, անվճար. որ ոչ առնու վարձս, ձրի, անվճար: — for, յաւատ առեալ, որոյ գին չէ ևս վճարեալ:

Unpáined ընփէ՛յնտ ած. Անվիշտ, անցաւ, անկրական:

Unpáinful ընփէ՛յնֆուլ ած. Անվիշտ, անցաւ, մեղմ, հեզիկ, հեշտին:

Unpálatable ընփէ՛լէթէպլ ած. Անախորժ 'ի քիմս, նողկալի, զզուելի:

Unpáragoned ընփէ՛րէկօնտ ած. Անհամեմատ, անզուգական:

Unparálleled ընփէ՛րէլլէլտ ած. Անհամեմատ, անզուգական, աննման:

Unpárdonable ընփա՛րտընէպլ ած. Աններելի, անթողլի:

Unpárdonably ընփա՛րտընէպլի մ. Առանց իրիք թողութեան:

Unpárdoned ընփա՛րտընտ ած. Ոչ թողեալ. առանց ընդունելոյ զներումն:

Unpárdoning ընփա՛րտընինկ ած. Որ ոչ ներէ կամ թողու, խիստ, անգութ:

Unpárliamentariness ընփա՛րլիմէնթէրինէս գ. Հակառակութիւն օրինաց ծերակուտի (անգղիացւոց):

Unpárliamentary ընփա՛րլիմէնթէրի ած. Հակառակ օրինաց ծերակուտի:

Unpárted ընփա՛րթէտ ած. Անբաժան, անզատ, ոչ բաժանեալ:

Unpártial ընփա՛րշէլ ած. Անկողմնասէր, անաչառ, արդարակորով:

Unpártially ընփա՛րշէլլի մ. Անաչառութեամբ, արդարութեամբ:

Unpássable ընփէ՛սսէպլ ած. Անանց, անանցանելի. խափանեալ (ճամբ):

Unpássionate, Unpássionated ընփէ՛շընէթ, ընփէ՛շընէյթէտ ած. Անկիրք, անախտ, անխռով, անաչառ, ողջամիտ:

Unpássionately ընփէ՛շընէթլի մ. Առանց կրից, անախտաբար, ողջմտութեամբ:

Unpáthed ընփա՛թհտ ած. Անհետ:

Unpáwned ընփօ՛նտ ած. Անգրաւական, առանց երաշխաւորութեան:

To Unpáy ընփէ՛յ բ, ն. Եղծանել, ջնջել, բառնալ, կորուսանել:

Unpéaccable ընփի՛սէպլ ած. Անհանդարտ, խռովաչեց, խռովայոյզ:

To Unpég ընփէ՛կ բ, ն. Ի բաց առնուլ զսեպն, բանալ:

Unpénsioned ընփէ՛նշընտ ած. Անվարձ, անթոշակ:

To Unpéople ընփի՛փլ բ, ն. Անմարդաբնակ ցանել, անապատացուցանել, ամայի կացուցանել 'ի բնակչաց:

Unpercéived ընփէրսի՛վտ ած. Անզգալի, ոչ գիտացեալ, անծանօթ:

Unpercéivedly ընփէրսի՛վէտլի մ. Զանխլաբար, յանդէտս, յանծանօթս:

Unpérfect ընփէ՛րֆէքթ ած. Անկատար, թերի, թերակատար:

Unpérfectness ընփէ՛րֆէքթնէս գ. Անկատարութիւն, թերութիւն:

Uuperfórmed ընփէրֆօ՛րմտ ած. Անգործ, անկատար:

Unpérishable ընփէ՛րիշէպլ ած. Անկորուստ, անապական, մշտնջենաւոր:

Unperpléxed ընփէրփլէ՛քստ ած. Անշփոթ, պարզ, աներկբայ:

Unperspírable ընփէրսփա՛յրէպլ ած. Անարտաշնչելի:

Unpersuádable ընփէրսուէ՛տէպլ ած. Անողոքելի, անհամոզելի:

Unpétrified ընփէ՛թրիֆայտ ած. Ոչ քարացեալ:

Unphilosóphical ընֆիլօսօ՛ֆիքէլ ած. Անիմաստասէր, անմիտ, անիմաստ:

Unphilosóphically ընֆիլօսօ՛ֆիքէլլի մ. Անիմաստաբար, անմտաբար:

Unphilosóphicalness ընֆիլօսօ՛ֆիքէլնէս գ. Անիմաստութիւն, անմտութիւն:

Unpiérced ընփի՛րստ ած. Ոչ հերձեալ, ոչ թափանցեալ կամ անցեալ ընդ:

Unpíllared ընփի՛լլէրտ ած. Անսիւն, անկամարակալ: [երեսաց:

Unpíllowed ընփի՛լլօտ ած. Առանց բարձի

To Unpín ընփի՛ն բ, ն. Ի բաց առնուլ զգնդասեղն կամ զհաստատութիւն, բանալ:

Unpínked ընփի՛նքթ ած. Անծակոտկէն:

Unpítied ընփի՛թիտ ած. Ոչ ախտակցեալ կամ ցաւակցեալ, առանց սիրոյ կամ արտասուաց:

Unpítifully ընփիթիֆուլլի մ. Անողորմ, չարաչար:

Unpítying ընփիթիինկ ած. Անգութ, անողորմ, գժնդակ:

Unpláced ընփլէյստ ած. Ոչ մտեալ 'ի ծառայութիւն, անաւէրունչ:

Unplágued ընփլէյկտ ած. Անչարչար, անհարուած:

Unplánted ընփլէնթէտ ած. Ոչ անկեալ, ինքնաբոյս:

Unpláusible ընփլօզիպըլ ած. Ոչ գովելի, անդէպ, անվայելուչ, անհաճոյ:

Unpláusive ընփլօզիվ ած. Տհաճ, անհաւան:

Unpléasant ընփլէզէնթ ած. Անհաճոյ, անախորժ, նեղիչ, դժուարին, ծանր, դառն, ատելի:

Unpléasantly ընփլէզէնթլի մ. Նեղութեամբ, դժկամակութեամբ:

Unpléasantness ընփլէզէնթնէս գ. Լինելն անհաճոյ կամ տաղտկալի, նեղութիւն, դժուարութիւն:

Unpléased ընփլիզտ ած. Անհաճոյ, անհաւան, դժկամակ:

Unpleásing ընփլիզինկ ած. Անհաճոյ, անախորժ, ատելի, ձանձրալի:

Unplíant ընփլայէնթ ած. Ոչ դիւրաթեք կամ կակուղ, խիստ, կարծր:

To Unplúme ընփլիում բ, ն. Փետրաթափ առնել, ընկճել, նկուն առնել:

Unpoétic, Unpoétical ընփօէթիք, ընփօէթիքըլ ած. Անվայել բանաստեղծի:

Unpólished ընփօլիշտ ած. Անտաշ, անողորկ, անհարթ. բիրտ, անուսոյց, վայրենի:

Unpolíte ընփօլայթ ած. Գեղջուկ, անհարթ, անպաճոյճ, անարուեստ:

Unpollúted ընփօլլիութէտ ած. Անապական, անշաղախ, մաքուր, սուրբ, անարատ, ամբիծ:

Unpópular ընփօփիուլըր ած. Ոչ ըստ քմաց կամ անհաճոյ ժողովրդեան:

Unpórtable ընփօրթէպըլ ած. Անտանելի, դժուարակիր:

Unpossésssed ընփօզզէստ ած. Ոչ ստացեալ կամ կալեալ:

Unpossésssing ընփօզզէսինկ ած. Անստացուած:

Unpráctieable ընփրէքթիքէպըլ ած. Անձեռնարկելի, անգործադրելի:

Unpráctised ընփրէքթիստ ած. Անկիրթ, անվարժ, անհմուտ, նորավարժ. անծանօթ, անընտել, անսովոր:

Unprecárious ընփրիքէրիըս ած. Ոչ մուրացածոյ, իւրական:

Unpréeedented ընփրէսիտէնթէտ ած. Անօրինակ յառաջագոյն, զոր չէ մարթ արդարացուցանել յառաջընթաց օրինակաւ:

To Unpredíct ընփրիտիքթ բ, ն. Նհանջել կամ բառնալ զկանխասացութիւնն:

Unpreférred ընփրիֆէրտ ած. Ոչ յառաջացեալ կամ յառաջադէմ:

Unprégnant ընփրէկնէնթ ած. Ամուլ, անծնունդ, անծննդական:

Unprejúdicate ընփրիճիուտիքէյթ ած. Ոչ դրաւեալ յառաջագոյն, անկանխակալ:

Unpréjudiced ընփրէճիուտիստ ած. Ոչ դրաւեալ յառաջագոյն, անկանխակալ, անաչառ:

Unprelátical ընփրիլէթիքըլ ած. Անվայել առաջնորդի ժողովրդեան:

Unpreméditated ընփրիմէտիթէյթէտ ած. Ոչ խորհեալ կամ դիտեալ յառաջագոյն, յանպատրաստից:

Unprepáred ընփրիփէյրտ ած. Ոչ պատրաստեալ, անպատրաստ:

Unprepáredness ընփրիփէյրէտնէս գ. Անպատրաստութիւն:

Unprepossésssed ընփրիփօզզէստ ած. Ոչ նախադրաւեալ, անկանխակալ:

Unpréssed ընփրէստ ած. Ոչ ճնշեալ, անկոխ. անբռնադատ, ազատ:

Unpreténding ընփրիթէնտինկ ած. Որ ոչ ածէ թեկն կամ 'ի խնդիր լինի:

Unprevâiling ընփրիվէյլինկ ած. Անզօր, տկար:

Unprevénted ընփրիվէնթէտ ած. Ոչ դրաւեալ կամ արգելեալ յառաջագոյն. ոչ յառաջեալ կամ աղերսեալ յառաջագոյն. ինքնակամ:

Unprínecly ընփրինսլի ած. Անվայել իշխանի կամ թագաւորի:

Unprínciplcd ընփրինսիփըլտ ած. Ոչ հաստատեալ յողջամիտ սկզբունս:

Unprísable ընփրայզէպըլ ած. Անարգ, անպիտան:

Unprísoned ընփրիզընտ ած. Արձակեալ 'ի բանտէ կամ 'ի կապանաց:

Unprízed ընփրայզտ ած. Անարգ, նուաստագին:

Unprocláimed ընփրօքլէյմտ ած. Ոչ հրատարակեալ կամ քարոզեալ, անհռչակ:

Unprofáned ընփրօֆէյնտ ած. Անպիղծ, անարատ, մաքուր, կոյս:

Unprófitable ընփրօֆիթէպըլ ած. Անօգուտ, անպիտան, մնոտի, վայրապար:

Unprófitableness ընփրօֆիթէպըլնէս գ. Անպիտանութիւն, նանրութիւն:

Unprófitably ընփրօֆիթէպլի մ. Յումպէս, յանօգուտս, 'ի զուր, վայրաբար:

Unprófited ընփրօֆիթէտ ած. Անօգուտ, վայրապար, մնոտի,

Unprolífic ընփրօլի՛ֆիք ած. Անծնունդ, անզաւակ, ամուլ, անբերրի:

Unprómising ընփրօ՛միզինկ ած. Որ ոչ խոստանայ կամ յուսացուցանէ:

Unpróper ընփրօ՛փըր ած. Անյատուկ, ոչ սեպհական. անդէպ, անվայելուչ, անյարմար:

Unpróperly ընփրօ՛փըրլի մ. Անյատկապէս, պխտակաբար, վարկպարազի:

Undropítious ընփրօփի՛շըս ած. Անյաջող, ձախող, վնասակար, չարաշուք, անկարեկից:

Unpropórtioned ընփրօփօ՛րշընտ ած. Անհամեմատ, անյարմար, անվայելուչ:

Unpropósed ընփրօփօ՛զտ ած. Ոչ առաջարկեալ կամ դիտեալ:

Unprópped ընփրօ՛փտ ած. Ոչ հաստատեալ կամ կալեալ 'ի նեցքոյ:

Unprósperous ընփրօ՛սփըրըս ած. Անյաջող, ձախող, թշուառ, դժնդակ, վնասակար:

Unprósperously ընփրօ՛սփըրըսլի մ. Ձախողակի, ընդդէմ, անյաջողութեամբ:

Unprotécted ընփրօթէ՛քթէտ ած. Անպաշտպան, անօգնական, լքեալ:

Unpróved ընփրու՛վտ ած. Անփորձ. անփաստ, ոչ ապացուցեալ:

To Unprovíde ընփրօվա՛յտ բ, ն. Կողոպտել, հանել. բառնալ, գողանալ:

Unprovíded ընփրօվա՛յտէտ ած. Անպատրաստ, անկազմ, անզգոյշ, անպատսպար, զուրկ, կողոպուտ:

Unprovóked ընփրօվօ՛քտ ած. Ոչ գրգռեալ, անգրգիռ կամ առանց պատճառի շարժեալ:

Unpúblished ընփը՛պլիշտ ած. Ոչ հրատարակեալ, գաղտնի. ոչ ընծայեալ 'ի լոյս տպագրութեամբ:

Unpúnished ընփը՛նիշտ ած. Անպատիժ, անպատուհաս:

Unpúrchased ընփը՛րչէստ ած. Ոչ գնեալ, անվաճառ, ոչ հայթայթեալ:

Unpúrified ընփիու՛րիֆայտ ած. Ոչ զտեալ կամ մաքրեալ, անսուրբ, անմաքուր:

To Unquálify ընքուօ՛լիֆայ բ, ն. Անպիտան կամ անյարմար կացուցանել:

Unquárrelable ընքուօ՛րրէլէպլ ած. Անհակառակելի, անշուշտ, աներկբայ:

To Unqueén ընքուի՛ն բ, ն. Բառնալ ըզտիկնութիւն:

Unquénchable ընքուէ՛նչէպլ ած. Անշէջ, անշիջանելի, անսպառ:

Unquénchableness ընքուէ՛նչէպլնէս գ. Լինելն անշիջանելի, անսպառութիւն:

Unquénched ընքուէ՛նչտ ած. Անշէջ, անշիջանելի:

Unquéstionable ընքուէ՛սչընէպլ ած. Անշուշտ, աներկբայ, անհակառակելի. որում չէ հնար հարցանել ինչ, դիւրադրգիլ:

Unquéstionably ընքուէ՛սչընէպլի մ. Անշուշտ, աներկբայաբար. առանց կարծեաց:

Unquéstioned ընքուէ՛սչընտ ած. Անշուշտ, անտարակոյս, աներկբայ. անհակառակելի, անդիմադարձ, անժխտելի. ոչ քննեալ կամ հարցեալ, առանց հարցանելոյ:

Unquíet ընքուա՛յէթ ած. Անհանգիստ, անդադար, խռովեալ: [անդադար:

Unquíetly ընքուա՛յէթլի մ. Անհանգիստ,

Unquíetness ընքուա՛յէթնէս գ. Անհանդարտութիւն, խռովութիւն, ամբոխումն. հոգ, անձկութիւն, վիշտ, նեղութիւն:

Unrácked ընրէ՛քտ ած. Ոչ զտեալ 'ի մրրոյ, ոչ թափեալ յաման յամանոյ:

Unráked ընրէ՛յքտ ած. Ոչ ամփոփեալ կամ ծածկեալ (կրակ):

Unránsacked ընրէ՛նսէքտ ած. Ոչ կողոպտեալ կամ յաւարի առեալ:

Unránsomed ընրէ՛նսըմտ ած. Ոչ ազատեալ, անփրկանաւոր:

To Unrável ընրէ՛վըլ բ, ն. Ի բաց առնուլ զխոչ, լուծանել զկնճիռն, բանալ, պարզել. շփոթել, խառնակել, վեր 'ի վայր շրջել:

Unrázored ընրէ՛յզըրտ ած. Ոչ սափրեալ կամ գերծեալ:

Unréached ընրի՛չտ ած. Ոչ հասեալ կամ ստացեալ, անհաս:

Unréad ընրէ՛տ ած. Ոչ ընթերցեալ կամ վերծանեալ. անուս, առանց դպրութեան:

Unréadiness ընրէ՛տինէս գ. Անպատրաստութիւն, անյօժարութիւն:

Unréady ընրէ՛տի ած. Անպատրաստ, անկազմ. անյօժար, պղերգ, դանդաղ. անընտել, խստերախ:

Unréal ընրի՛էլ ած. Ոչ իրական, անգոյ, կեղծ, առերևոյթ, առ աչօք:

Unréasonable ընրի՛զընէպլ ած. Հակառակ բանի, օտար 'ի բանէ. անխրատ, անպատշաճ, դժպատեհ, անչափ, առաւել քան զարժանն:

Unréasonableness ընրի՛զընէպլնէս գ. Ընդդիմութիւն բանի. անտեղութիւն, անհանճարութիւն. անչափութիւն, առաւելութիւն քան զարժանն:

Unréasonably ընրի՛զընէպլի մ. Ընդդէմ կամ հակառակ բանի, անբանաբար. յանչափս, յանիրաւի, առաւել քան զարժանն: [նել:

To Unréave ընրի՛վ բ, ն. Բանալ, լուծանել:

Unrebáted ընրիպէ՛յթէտ ած. Ոչ բթացեալ, սայրասուր:

Unrebúkable ընրիպիու՛քէպլ ած. Անպարսաւ, անստգիւտ, անարատ:

Unréceived ընրիսի՛վտ ած. Ոչ ընկալեալ կամ առեալ:

Unrecláimed ընրիքլէ՛յմտ ած. Անսաստ, ըմբոստ, անխրատ, անուղղայ:

Unreconcílable ընրէքօնսա՛յլէպլ ած. Անհաշտ, ոխերիմ. անմիաբան, հակառակ:

Unréconciled ընրէ՛քօնսայլտ ած. Ոչ հաշտեալ, անհաշտ:

Unrecórded ընրիքօ՛րտէտ ած. Անյիշատակ, ոչ յիշատակեալ:

Unrecóunted ընրիքա՛ունթէտ ած. Ոչ պատմեալ կամ յիշեալ, անծանօթ:

Unrecrúitable ընրիքրու՛թէպլ ած. Որ ոչ կարէ լցուցանել զթիւ զնուորաց:

Unrecúring ընրիքի՛ուրինկ ած. Անբժշկական, անբուժելի, անհնարին:

Unrefórmable ընրիֆօ՛րմէպլ ած. Աննորոգելի, անուղղելի:

Unrefórmed ընրիֆօ՛րմտ ած. Ոչ ուղղեալ կամ նորոգեալ, հին, սխալ, անկարգ:

Unrefréshed ընրիֆրէ՛շտ ած. Ոչ նորոգեալ կամ կազդուրեալ:

Unregárded ընրիկա՛րտէտ ած. Անփոյթ արարեալ, 'ի բաց թողեալ, խոտան. ընկեցիկ, արհամարհ:

Unregénerate ընրիճէ՛նէրէյթ ած. Ոչ վերստին ծնեալ կամ նորոգեալ:

Unrégistered ընրէ՛ճիսթըրտ ած. Ոչ յիշատակեալ կամ անցուցեալ 'ի գիր:

Unréined ընրէ՛յնտ ած. Աներասանակ, անսանձ, սանձարձակ:

Unrelénting ընրիլէ՛նթինկ ած. Անամոքելի, անողոքելի, խիստ, դժնդակ:

Unreliévable ընրիլի՛վէպլ ած. Անկարօտ օգնականութեան:

Unreliéved ընրիլի՛վտ ած. Անօգնական. ոչ դիւրեալ կամ մեղմացեալ, անհնարին:

Unremárkable ընրիմա՛րքէպլ ած. Աննշմարելի, անզննելի. աննշան, անծանօթ:

Unremédiable ընրիմի՛տիէպլ ած. Անդարմանելի, անհնարին, անճարակ:

Unremémbered ընրիմէ՛մպըրտ ած. Անյիշատակ, առանց յիշատակելոյ:

Unremémbering ընրիմէ՛մպըրինկ ած. Անյիշատակ:

Unremémbrance ընրիմէ՛մպրէնս գ. Անյիշատակութիւն, մոռացումն:

Unremóveable ընրիմու՛վէպլ ած. Անշարժ, հաստատուն, անշարժելի:

Unremóveably ընրիմու՛վէպլի մ. Անշարժ, հաստատուն, մնդադայնս:

Unremóved ընրիմու՛վտ ած. Անշարժ, մլինդ, հաստատուն, անխախտելի. ոչ խախտեալ կամ 'ի բաց առեալ:

Unrepáid ընրիփէ՛յտ ած. Անվճար, անխախարէն, ոչ հատուցեալ:

Unrepéaled ընրիփի՛լտ ած. Ոչ յետս կոչեալ կամ նահանջեալ, անդարձ, անհրաժեշտ:

Unrepéntant, Unrepénting ընրիփէ՛նթէնթ, ընրիփէ՛նթինկ ած. Անզեղջ, անապաշաւ, անապաշխար:

Unrepénted ընրիփէ՛նթէտ ած. Անզեղջ, անապաշաւ:

Unrepíning ընրիփա՛յնինկ ած. Անտրտունջ, առանց քրթմնջելոյ:

Unreplénished ընրիփլէ՛նիշտ ած. Ոչ լըցեալ, դատարկ:

Unrepriévable ընրիփրի՛վէպլ ած. Անհրաժեշտ, անզերծ 'ի մահուանէ:

Unrepróached ընրիփրօ՛չտ ած. Անդատապարտ, անստգիւտ, անպարսաւ:

Unrepróveable ընրիփրու՛վէպլ ած. Անստգիւտ, անմեղադրելի, անարատ:

Unrepróved ընրիփրու՛վտ ած. Անստգիւտ, անպարսաւ, անմեղադրելի, ամբիծ, անարատ:

Unrepúgnant ընրիփը՛կնէնթ ած. Անհակառակ, ոչ ընդդէմ:

Unréputable ընրէ՛փիութէպլ ած. Անարգ, արհամարհ, չնչին:

Unrequítable ընրիքուա՛յթէպլ ած. Որում չէ հնար հատուցանել զարխուր կամ ըզփոխարէն, մեծագին, անփոխանակելի:

Unreséntedընրիզէ՛նթէտ ած. Ոչ դժուարեալ կամ խոժոռեալ, առանց բարկութեան կամ սրտմտութեան:

Unresérved ընրիզէ՛րվտ ած. Ոչ սեղմեալ կմ ամփոփեալ, արձակ, ընդարձակ. յայտնի, համարձակ:

Unresérvedly ընրիզէ՛րվէտլի մ. Արձակաբար, անպայման. յայտնապէս, համարձակ:

Unresérvedness ընրիզէ՛րվէտնէս գ. Ընդարձակութիւն. համարձակութիւն:

Unresísted ընրիզի՛սթէտ ած. Առանց ընդդիմութեան կամ դիմադրութեան, անարգել, անխափան. անդիմադարձ, անդիմադրելի, անհրաժեշտ:

Unresísting ընրիզի՛սթինկ ած. Որ ոչ ընդդէմ դառնայ կամ հակառակէ. անարգել, ընդարձակ:

Unresólvable ընրիզօ՛լվէպլ ած. Անլուծանելի, անմեկնելի:

Unresólved ընրիզօ՛լվտ ած. Անորոշ, տարտամ. մթին, անմեկին:

Unresólving ընրիզօ՛լվինկ ած. Որ ոչ որոշէ ինչ, տարտամ:

Unrespéctive ընրիսփէ՛քթիվ ած. Անականածու, անփոյթ, անմտադիր:

Unrést ընրէ՛սթ գ. Անհանգստութիւն, տագնապ, անձկութիւն:

Unrestóred ընրէսթօ՛րտ ած. Ոչ հաստատեալ կամ զօրացեալ. ոչ արդարացեալ կամ անմեղ ցուցեալ:

Unrestráined ընրէսթրէ՛յնտ ած. Անզուսպ, անարգել. անսանձ. զեղծ, անառակ. յայտնի, բացարձակ:

Unretrácted ընրիթրէ՛քթէտ ած. Ոչ նշանջեալ կամ յետս կոչեալ, անզեղջ, անդարձ:

Unrevéaled ընրիվի՛յլտ ած. Ոչ յայտնեալ կամ ծանուցեալ, գաղտնի, ծածուկ:

Unrevénged ընրիվէ՛նճտ ած. Անվրէժ, անպատիժ, առանց քինու կամ վրիժուց:

Unréverend ընրէ՛վէրէնտ ած. Անպատիւ, անարգ, պծուծ, արհամարհ:

Unréverendly ընրէ՛վէրէնտլի մ. Անարգաբար, անպատկառ, արհամարհանօք:

Unrevérsed ընրիվէ՛րսթ ած. Անդարձ, աննշանջելի, ոչ կրկնեալ:

Unrevóked ընրիվօ՛քթ ած. Ոչ կոչեալ յետս, աննշանջելի:

Unrewárded ընրիուօ՛րտէտ ած. Անվարձ, առանց փոխարինի կամ հատուցման:

To Unríddle ընրի՛տտըլ բ, ն. Լուծանել, մեկնել, բացայայտել:

To Unríg ընրի՛կ բ, ն. Ի բաց հանել զկազմածս նաւուն:

Unríght ընրա՛յթ ած. Ոչ ուղիղ, սխալ, մոլար, անարդար, անիրաւ:

Unrighteous ընրա՛յչըս ած. Անիրաւ. անարդար, չար, ամբարիշտ, անօրէն:

Unrighteously ընրա՛յչըսլի մ. Անիրաւութեամբ, յանիրաւի, չարութեամբ:

Unrighteousness ընրա՛յչըսնէս գ. Անիրաւութիւն, ամբարշտութիւն, չարութիւն:

Unrightful ընրա՛յթֆուլ ած. Անիրաւ, անարդար, անօրէն, չար:

To Unríng ընրի՛նկ բ, ն. Հանել զօղն կամ զօղամանեակն:

To Unríp ընրի՛փ բ, ն. Բակել, լուծանել, բանալ, պատառել, հերձանել, հատանել, քակտել:

Unrípe ընրա՛յփ ած. Տհաս, խակ, խակակութ. տարաժամ, անդէպ. կանխահաս, արագավախճան: [տար:

Unrípened ընրա՛յփընտ ած. Տհաս, անկատար:

Unrípeness ընրա՛յփնէս գ. Տհասութիւն, խակութիւն. անյարմարութիւն:

Unrívalled ընրա՛յվէլտ ած. Աննախանձ, ոչ նախանձեալ. որ ոչ ունի նախանձաւոր կամ ընկեր: [տարածել:

To Unról ընրօ՛լ բ, ն. Բանալ, պարզել,

Unromántic ընրօմէ՛նթիք ած. Անառասպել:

To Unroóf ընրու՛ֆ բ, ն. Հանել կամ կոպտել զյարկս տան:

Unroósted ընրու՛սթէտ ած. Հանեալ 'ի բունոյ կամ 'ի հաւանոցէ:

To Unroót ընրու՛թ բ, ն. Հանել յարմատոց, արմատաքի խլել, կորզել:

Unróugh ընրը՛ֆ ած. Կակուղ, հարթ. հեզահամբոյր, բարեկիրթ:

Unróunded ընրա՛ունտէտ ած. Ոչ քաջ ձախարակեալ կամ արուեստակեալ:

Unróyal ընրօ՛յէլ ած. Ոչ արքայավայել, անարժան թագաւորի:

To Unrúffle ընրը՛ֆֆըլ բ, չ. Զիջանել, դադարիլ, հանդարտիլ:

Unrúffled ընրը՛ֆֆըլտ ած. Անխռով, անդորր, հանդարտ, խաղաղ. խաղաղաւէտ, անալէկոծ. անծփական:

Unrúled ընրու՛լտ ած. Ոչ զեկավարեալ կամ ուղղեալ, անկարգ:

Unrúliness ընրու՛լինէս գ. Անկարգութիւն, խառնակութիւն, ամբոխ, շփոթ, խռովութիւն:

Unrúly ընրու՛լի ած. Անկարգ, շփոթ, խառնիխուռն, ապմկեալ, խռովայոյզ. անսանձ, անուղղայ:

Unsáfe ընսէ՛յֆ ած. Ոչ աներկեան կամ ապահով, վտանգաւոր:

Unsáfely ընսէ՛յֆլի մ. Յանապահովս, ոչ անվտանգ:

Unsáid ընսէ՛տ ած. Ոչ ասացեալ կամ պատմեալ:

Unsálted ընսօ՛լթէտ ած. Ոչ համեմեալ աղիւ, անաղ:

Unsánctified ընսէ՛նքթիֆայտ ած. Ոչ սրբեալ, անսուրբ, պիղծ:

Unsátiable ընսէ՛յշիէպլ ած. Անյագ, անյագուրդ:

Unsatisfáctoriness ընսէթիսֆէ՛քթըրինէս գ. Անբաւականութիւն 'ի շատացուցանել:

Unsatisfáctory ընսէթիսֆէ՛քթըրի ած. Որ ոչ կարէ շատացուցանել. անբաւական 'ի լուծանել զկնճիռն տարակուսանաց, ոչ բաւական առ 'ի հաճել զմիտս:

Unsátisfied ընսէ՛թիսֆայտ ած. Անգոհ, ոչ շատացեալ. ոչ հաստատեալ կամ հաւանեալ մտօք. անյագ:

Unsátisfiedness ընսէ՛թիսֆայտնէս գ. Անհաւանութիւն, ոչ հաճութիւն, աժգոհութիւն:

Unsátisfying ընսէ՛թիսֆայինկ ած. Որ ոչ շատացուցանէ կամ լնու զհաճութիւն կամաց:

Unsávouriness ընսէ՛յվըրինէս գ. Անհամութիւն. չարահոտութիւն:

Unsávoury ընսէ՛յվըրի ած. Անհամ, անախորժ. գարշահոտ, նեխեալ. անհաճոյ, անտանելի:

To Unsáy ընսէ՛յ բ, ն. Ժխտել, ուրանալ:

Unscály ընսքէ՛յլի ած. Անթեփ (ձուկն):

Unscárred ընսքա՛րտ ած. Անսպի, անխոց, առանց վիրաց:

Unscholástic ընսքօլէ՛սթիք ած. Ոչ վարժեալ 'ի դպրոցի, առանց դպրութեան:

Unschoóled ընսքու՛լտ ած. Ոչ վարժեալ 'ի դպրոցի, անուս, տգէտ, առանց դըպրութեան:

Unscórched ընսքօ՛րչտ ած. Անկեղ:

Unscréened ընսքրի՛նտ ած. Բաց, անհովանի, անպատսպար:

Unscríptural ընսքրի՛փչուրըլ ած. Արտաքոյ կամ հակառակ սուրբ գրոց:

To Unséal ընսի՛լ բ. ն. Ի բաց առնուլ զկնիքն, բանալ: [ձակ:

Unséaled ընսի՛լտ ած. Անկնիք, բաց, ար-

To Unséam ընսի՛մ բ. ն. Քակել, քակտել, կարել, հատանել:

Unseárchable ընսը՛րչէպլ ած. Անքննելի. անզննելի, անքնին, անհաս:

Unseárchableness ընսը՛րչէպլնէս գ. Անքննութիւն, անհասութիւն:

Unséasonable ընսի՛զընէպլ ած. Տարաժամ, տարադէպ, անվայելուչ, անպատշաճ. արաժամման, անադան:

Unséasonableness ընսի՛զընէպլնէս գ. Տարաժամութիւն, անպատշաճութիւն:

Unséasonably ընսի՛զընէպլի մ. Ի տարաժամու, յանդէպս:

Unséasoned ընսի՛զընտ ած. Տարաժամ. անդէպ, տարադէպ, անյարմար. անվայելուչ, անհեթեթ. տակաւին ոչ ընկալեալ. անաղ, անհամ:

Unséconded ընսէ՛քընտէտ ած. Ոչ օգնեալ կամ օժանդակեալ. ոչ ցուցեալ վերստին, որոյ չիք օրինակ:

Unsécret ընսի՛քրէթ ած. Անծածուկ, անխորհրդապահ, որ յայտնէ զգաղտնիս:

To Unsécret, բ. ն. Յայտնել, հրատարակել, հանել 'ի վեր:

Unsecúre ընսիքիու՛ր ած. Ոչ աներկեան, անապահով:

Unsedúced ընսիտիու՛սթ ած. Ոչ պատրեալ կամ խարդաւանեալ, հրապոյր:

Unseéing ընսի՛ինկ ած. Որ ոչ տեսանէ, կոյր, ղ աչացու:

Unseémliness ընսի՛մլինէս գ. Անվայելչութիւն, անյարմարութիւն, անատեղուն:

Unseémly ընսի՛մլի ած. Անդէպ, անյարմար, անվայելուչ, անհեթեթ:

Unseémly, մ. Յանդէպս, անվայելուչս, անհեթեթս:

Unseén ընսի՛ն ած. Գաղտնի, ծածուկ, անյայտ, անտես, անտեսանելի. տգէտ, անտեղեակ:

Unsélfish ընսէ՛լֆիշ ած. Անանձնասէր, անշահախնդիր:

Unsént ընսէ՛նթ ած. Ոչ առաքեալ կամ յղեալ:– for, ոչ կոչեալ կամ հրաւիրեալ:

Unséparable ընսէ՛փէրէպլ ած. Անբաժանելի, անբաժան, անանջատ:

Unséparated ընսէ՛փէրէթէտ ած. Անբաժան, անանջատ:

Unsérviceable ընսը՛րվիսէպլ ած. Անօգուտ, անպիտան, վայրապար:

Unsérviceably ընսը՛րվիսէպլի մ. Յանօգուտս, յունայնս, վայրապար:

Unsét ընսէ՛թ ած. Ոչ հաստատեալ կամ կարգեալ, անհաստատ, անկայուն:

To Unséttle ընսէ՛թթըլ բ. ն. Խախտել, շարժել, կործանել:

Unséttled ընսէ՛թթըլտ ած. Ոչ հաստատուն, տարատամ, անստոյգ. ամբոխեալ, խռովեալ. անհաստատ, զայլափայլուն, յողդողդ, յեղյեղուկ, շարժական, տատանդական:

Unséttledness ընսէ՛թթըլտնէս գ. Անհաստատութիւն, փոփոխականութիւն, անստուգութիւն. շարժականութիւն. յուզումն, խռովութիւն:

To Unséx ընսէ՛քս բ. ն. Բառնալ զսեռն կամ զբնութիւն, շրջել յայլ բնութիւն:

Unshádowed ընշէ՛տօտ ած. Անստուեր. պայծառ, պայծառ:

Unsháken ընշէ՛յքըն ած. Անշարժ, անսասան, անդրդուելի, անվրդով, անխռով, անյողդողդ:

To Unsháckle ընշէ՛քըլ բ. ն. Լուծանել զշղթայս, արձակել 'ի կապանաց:

Unshámed ընշէ՛յմտ ած. Անամօթ, անպատկառ:

Unshápen ընշէ՛յփըն ած. Անկերպարան, անարգ, անզարդ, տգեղ:

Unsháred ընշէ՛յրտ ած. Անմասն, անբաժ, անկցորդ: ['ի պատենից:

To Unsheáth ընշի՛թհ բ. ն. Հանել զսուր

Unshéd ընշէ՛տ ած. Ոչ հեղեալ կամ հոսեալ (արիւն):

Unshéltered ընշէ՛լթըրտ ած. Անպատսպար, անօգնական:

Unshiélded ընշի՛լտէտ ած. Անպատսպար, առանց վահանի կամ պաշտպանութեան:

To Unshíp ընշի՛փ բ. ն. Հանել 'ի նաւէ:

Unshócked ընշօ՛քթ ած. Առանց վշտանալոյ կամ դժկամակելոյ, մտադիւր:

Unshód ընշօ՛տ ած. Հանեալ զհողաթափս, անկօշիկ, բոկոտն. առանց պայտի:

Unshoók ընշու՛ք ած. Անշարժ, անսասան, անդրդուելի:

Unshórn ընշօ՛րն ած. Ոչ յօտեալ կամ յապաւեալ:

Unshót ընշօ՛թ ած. Անհարուած. առանց վիրաց:

Unshrínking ընշրի՛նքինկ ած. Որ ոչ տայ խոյս, դիմադրաւ:

Unshúnnable ընշը՛ննէպըլ ած. Անխուսափելի, անհրաժեշտ:

Unsífted ընսի՛ֆթէտ ած. Ոչ մաղեալ. անփորձ, անտեղեակ:

Unsíght ընսա՛յթ ած. Զուրկ 'ի տեսութենէ, կոյր, զաչացու:

Unsíghted ընսա՛յթէտ ած. Աննես, անտեսանելի, ոչ անկեալ ընդ տեսութեամբ աչաց:

Unsíghtliness ընսա՛յթլինէս գ. Տգեղութիւն, անհաճոյ 'ի տեսանել:

Unsíghtly ընսա՛յթլի ած. Տգեղ, անհաճոյ աչաց տեսանելոյ:

Unsincére ընսինսի՛ր ած. Ոչ անկեղծ, աչառու, նենգաւոր. անհարազատ, խարդախեալ. առ երեսս, առ արտաքս:

Unsincérity ընսինսէ՛րիթի գ. Խարդախութիւն, նենգութիւն:

To Unsínew ընսի՛նիու բ, ն. Բառնալ զոյժ ջլաց, տկարացուցանել, կթուցանել:

Unsínewed ընսի՛նիուտ ած. Տկար, թոյլ, անզօր, ուժաթափ, կթուցեալ:

Unsínged ընսի՛նճտ ած. Անկէզ:

Unsínning ընսի՛ննինկ ած. Անմեղ, անմեղանչական, ամբիծ, անարատ:

Unskánned ընսքէ՛նտ ած. Անչափ, անհամար:

Unskílful ընսքի՛լֆուլ ած. Անհմուտ, անվարժ, ադէտ, անհանճար:

Unskílfully ընսքի՛լֆուլլի մ. Անհմտաբար, ադիտաբար, անհանճարաբար:

Unskílfulness ընսքի՛լֆուլնէս գ. Անհմտութիւն, անվարժութիւն, ադիտութի:

Unskíled ընսքի՛լտ ած. Անհմուտ, անվարժ, անտեղեակ, ադէտ:

Unsláin ընսլէ՛յն ած. Ոչ զենեալ կամ խողխողեալ:

Unsláked ընսլէ՛յքթ ած. Անշէջ, վառ:

Unsleéping ընսլի՛փինկ ած. Անքուն, աննիրհելի, արթուն:

Unslípping ընսլի՛փփինկ ած. Անդթելի, հաստատուն, անսասան:

Unsmírched ընսմը՛րչթ ած. Անշաղախ, ամբիծ, անարատ, անաղտ:

Unsmóked ընսմօ՛քթ ած. Անծուխ, ոչ ծխեալ:

Unsóciable ընսօ՛շիէպըլ ած. Անընկերական, անկենցաղելի, անընտել, անհամբոյր:

Unsóciably ընսօ՛շիէպլի մ. Անհամբոյր բարուք, անմարդութեամբ:

Unsóiled ընսօ՛յլտ ած. Ամբիծ, անարատ, անաղտ, մաքուր, անշաղախ:

Unsóld ընսօ՛լտ ած. Անվաճառ, ոչ վաճառակուր:

Unsóldierlike ընսօ՛լճէրլայք ած. Անարժան կամ անվայել զինուորի:

Unsólid ընսօ՛լիտ ած. Լոյծ, անհաստատ:

Unsólved ընսօ՛լվտ ած. Ոչ լուծեալ կամ բացատրեալ:

Unsoót, Unsweét ընսո՛ւթ, ընսուի՛թ ած. Դառն, տաղտկալի:

Unsophísticated ընսօֆի՛սթիքէթէտ ած. Անխարդախ, անխմաստակ, հարազատ:

Unsórted ընսօ՛րթէտ ած. Անբաշխ, ոչ բաժանեալ:

Unsóught ընսօ՛թ ած. Անխնդիր, ոչ խնդրեալ կամ հարցեալ:

Unsóund ընսա՛ունտ ած. Անառողջ, վատառողջ, խօթ, հիւանդագին. ոչ ողջանդամ, թերի, արատաւոր, խորտակեալ. փտեալ, նեխեալ, ապականեալ. ոչ ողջամիտ, չար, այլափառական. ոչ ուղիղ, անարդար. անիրաւ. անհաւատալի. անհաստատ, անկայուն, անհանդիստ, խռովեալ. թոյլ, կակուղ, ոչ պնդակազմ. կեղծեալ, պատիր, խարդախ, նենգաւոր. աննիւթ, թեթեւ, նուրբ. մոլար, մոլորական, սխալական, թիւր:

Unsóunded ընսա՛ունտէտ ած. Ոչ չափեալ կամ անչափելի 'ի ձեռն գնտոյ նաւորդաց, անդնդախոր:

Unsóundness ընսօ՛ունտնէս գ. Այլափառութիւն, մոլորութիւն. վատառողջութի, խօթութիւն. ապականութիւն, ախտակրութիւն. անհաստատութիւն, տկարութիւն, թուլութիւն:

Unsóured ընսա՛ուրտ ած. Ոչ թթուեալ կամ ապականեալ, անարատ, ոչ եղծեալ կամ վատթարեալ:

Unsówn ընսօ՛ն ած. Ոչ սերմանեալ, անսերմն:

Unspáred ընսփէ՛յրտ ած. Անխնայ, առանց խնայելոյ:

Unspáring ընսփէ՛յրինկ ած. Անխնայ, որ ոչ խնայէ, առատաձեռն. անգութ:

To Unspéak ընսփի՛ք բ, ն. Ժխտել, յետս կոչել զբանն:

Unspéakable ընսփի՛քէպըլ ած. Անճառելի, անպատում, անասելի, անպատմելի, անհնարին:

Unspéakably ընսփի՛քէպլի մ. Առանց պատմելոյ, յանհնարինս, մեծապէս:

Unspécified ընսփէ՛սիֆայտ ած. Անորոշ, ոչ մանրամասն կամ մի ըստ միոջէ բացատրեալ:

Unspéculative ընսփէ՛քիուլէթիվ ած. Ոչ տեսական, զուրկ 'ի տեսական գիտութեց:

Unspéd ընսփէ՛տ ած. Անկատար, անգործ, ոչ վճարեալ կամ եդեալ 'ի գործ:

Unspént ընսփէ՛նթ ած. Անծախ, անըսպառ, աննուազ, անկորուստ:

To Unsphére ընսփի՛ր բ, ն. Հանել 'ի պա-

րունակէ կամ 'ի ներքոյ իւրմէ ։

Unspíed ընսփա՛յտ ած. Ոչ դիտեալ կամ լրտեսեալ, գաղտնի, ծածուկ, աներեւ, անծանօթ ։

Unspílt ընսփի՛լթ ած. Ոչ հեղեալ կամ թափեալ. ոչ ցրուեալ կամ մաշեալ, անծախ, անարատ, անվնաս ։

To Unspírit ընսփի՛րիթ բ, ն. Սրտաբեկ առնել, լքուցանել, նկուն առնել ։

Unspóiled ընսփօ՛յլտ ած. Անկողոպուտ. անապական, անարատ, անվնաս, անեղծ ։

Unspótted ընսփօ՛թթէտ ած. Անաղտ, մաքուր, անբիծ, անարատ. անմեղ ։

Unsquáred ընսքուէ՛յրտ ած. Անհեթեթ, անտրոււեստ, անկանոն ։

Unstáble ընսթէ՛յպլ ած. Անհաստատ, անկայուն, զաղփաղփուն. յողդողդ, առանց հաստատութեան ։

Unstáid ընսթէ՛յտ ած. Անհաստատ, յեղյեղուկ, փոփոխամիտ, անխոհեմ ։

Unstáidness ընսթէ՛յտնէս գ. Անհաստատութիւն, փոփոխականութիւն, յեղամտութիւն ։

Unstáined ընսթէ՛յնտ ած. Անշաղախ, ոչ ներկեալ կամ թաթաւեալ, անաղտ, անբիծ, սուրբ ։

To Unstáte ընսթէ՛յթ բ, ն. Հանել զպատիւն, ընկենուլ յիշխանութենէ, նուաստացուցանել ։

Unstátutable ընսթէ՛թիութէպլ ած. Ընդդէմ օրինաց կամ ուխտի ։

Unstéadfast ընսթէ՛տֆէսթ ած. Անհաստատ, անկայուն, յողդողդ ։

Unstéadily ընսթէ՛տիլի մ. Անհաստատութեամբ, յեղամտութբ. յանդոյգս, անարօշակի ։

Unstéadiness ընսթէ՛տինէս գ. Անհաստատութիւն, փոփոխականութիւն, յեղամտութիւն ։

Unstéady ընսթէ՛տի ած. Անհաստատ, յողդողդ, յեղյեղուկ, դիւրափոփոխ, անկայուն, պարականոն ։

Unsteéped ընսթի՛փթ ած. Ոչ թրջեալ, անթաց, չոր ։

To Unstíng ընսթի՛նկ բ, ն. Բառնալ զխայթ կամ զպաք, բթացուցանել, տկարացուցանել ։

Unstínted ընսթի՛նթէտ ած. Անսահման, անկսպար, անչափ ։

Unstírred ընսթը՛րտ ած. Անշարժ, անպղտոր, առանց յուզելոյ ։ [բանն ։

To Unstítch ընսթի՛չ բ, ն. Քակել զկա-

Unstoóping ընսթու՛փինկ ած. Անընկճելի, աննուաճելի, անպարտելի, քաջապինդ ։

To Unstóp ընսթօ՛փ բ, ն. Բանալ, 'ի բաց առնուլ զխից կամ զարգելս ։

Unstópped ընսթօ՛փթ ած. Բաց, անարգել, անխափան, ոչ խցեալ ։

Unstráined ընսթրէ՛յնտ ած. Դիւրին. բնական, առանց բռնադատութեան ։

Unstráitened ընսթրէ՛յթընտ ած. Ոչ սեղմեալ կամ ամփոփեալ, ընդարձակ ։

Unstréngthened ընսթրէ՛նկթհընտ ած. Ոչ զօրացեալ կամ հաստատեալ ։

To Unstríng ընսթրի՛նկ բ, ն. Ի բաց առնուլ կամ թուլացուցանել զլարն. քակել, լուծանել, արձակել ։

Unstrúck ընսթրը՛ք ած. Անշարժ ։ — with horror, աներկիւղ, անվեհեր ։

Unstúdied ընսթը՛տիտ ած. Անարուեստ, ոչ արուեստակեալ, պարզ, բնական ։

Unstúffed ընսթը՛ֆթ ած. Ոչ լցեալ կամ խանեալ ։

Unsubstantial ընսըպսթէ՛նշըլ ած. Անհիւթ, անզգալի, թեթեւ, նուրբ, անշօշափելի. առաչօք, անտի, ընդունայն, անգոյ ։

Unsuccéssful ընսըքսէ՛սֆուլ ած. Անյաջող, վրիպակ, ձախող, դժբաղդ ։

Unsuccéssfully ընսըքսէ՛սֆուլլի մ. Անյաջողութեամբ, ձախողակի ։

Unsuccéssfulness ընսըքսէ՛սֆուլնէս գ. Անյաջողութիւն, ձախողութիւն, դժբաղդութիւն ։

Unsuccéssive ընսըքսէ՛սիվ ած. Անյաջորդ, ոչ շարունակեալ ։

Unsúcked ընսը՛քթ ած. Անկաթնածուծ, անդիեցիկ, անստնդի ։

Unsúfferable ընսը՛ֆֆըրէպլ ած. Անբերելի, անտանելի, անհանդուրժելի ։

Unsuffícience ընսըֆֆի՛շէնս գ. Անբաւականութիւն, անյարմարութիւն ։

Unsuffícient ընսըֆֆի՛շէնթ ած. Անբաւական, անյարմար ։

Unsúgared ընշը՛կըրտ ած. Անշաքար,

Unsúitable ընսիու՛թէպլ ած. Անյարմար, անպատշաճ, անդէպ, անհամեմատ ։

Unsúitableness ընսիու՛թէպլնէս գ. Անպատշաճութիւն, անվայելչութիւն ։

Unsúiting ընսիու՛թինկ ած. Անյարմար, անդէպ, անպատշաճ, անվայելուչ ։

Uusúllied ընսը՛լլիտ ած. Մաքուր, սուրբ, անբիծ, անարատ ։

Unsúng ընսը՛նկ ած. Ոչ երգեալ կամ երգաբանեալ ։

Unsúnned ընսը՛նտ ած. Ոչ եղեալ յարեւ կամ հանդէպ արեգական ։

Unsupérfluous ընսիուփէ՛րֆլիուըս ած. Անաւելորդ, ըստ չափու, բաւական ։

Unsupplánted ընսըփփլէ՛նթէտ ած. Անդայթ, անգթելի. անխաբ ։

Unsuppórtable ընսըփփօ՛րթէպլ ած. Անտանելի, անբերելի, անհնարին ։

Unsuppórted ընսըփփօ՛րթէտ ած. Ոչ ամբարձեալ կամ կալեալ 'ի վեր, ոչ տարեալ. անօգնական:

Unsúre ընշի՛ուր ած. Անստոյգ, անհաւաստի, կեղակարծ, ոչ աներկեան:

Unsurmóuntable ընսըրմա՛ունթէպըլ ած. Անյաղթելի, անպարտելի:

Unsuscéptible ընսըսսէ՛փթիպըլ ած. Անընդունակ, որ ոչ կարէ ընդունել:

Unsuspéct, Unsuspécted ընսըսփէ՛քթ, ընսըսփէ՛քթէտ ած. Անկասկած, աներկեան:

Unsuspécting ընսըսփէ՛քթինկ ած. Անկասկած, միամիտ:

Unsuspícious ընսըսփի՛շըս ած. Անկասկած, աներկբայ, աներկմիտ:

Uusustáined ընսըսթէ՛յնտ ած. Ոչ կալեալ 'ի վեր կամ ոչ ամբարձեալ:

To Unswáthe ընսուէ՛յթհ բ, ն. Հանել 'ի խանձարրոց կամ 'ի պատանաց, արձակել, լուծանել:

Unswáyable ընսուէ՛յէպըլ ած. Անուղղելի, արձակ, ինքնիշխան:

Unswáyed ընսուէ՛յտ ած. Ոչ ձեռնարկեալ կամ առեալ 'ի ձեռին, անգործ:

To Unswéar ընսուէ՛յր բ, չ. Նշանջել զերդումն կամ զխոստումն, ժխտել:

To Unswéat ընսուէ՛թ բ, ն. Հանգուցանել, դադարեցուցանել զքրտունս:

Unswórn ընսուօ՛րն ած. Աներդումն, ոչ երդուեալ, ոչ ուխտեալ:

Untáinted ընթէ՛յնթէտ ած. Անշաղախ, անբիծ, անարատ, անխառն. անմեղ, սուրբ, առանց յանցանաց:

Untáken ընթէ՛յքըն ած. Ոչ առեալ կամ բարձեալ, անառիկ, անկողոպտելի: — up, դատարկ, պարապ, ունայն:

Untálked of ընթօ՛քթ օվ ած. Անլուր, աննշան, ոչ յիշեալ 'ի մարդկանէ:

Untámeable ընթէ՛յմէպըլ ած. Անճնշելի, աննուաճելի, անզուսպ:

Untámed ընթէ՛յմտ ած. Անընտել, վայրագ, ամեհի, աննուաճելի, անզուսպ:

To Untángle ընթէ՛նկըլ բ, ն. Ջերծուցանել, ճողոպրել, արձակել, լուծանել:

Untásted ընթէ՛յսթէտ ած. Անճաշակ, ոչ առեալ զփորձ ճաշակաւ:

Untásting ընթէ՛յսթինկ ած. Որ ոչ առնու զճաշակ կամ զհամ:

Untáught ընթօ՛թ ած. Անուս, անուսումն, տգէտ, տխմար, անվարժ, անկիրթ:

To Untéach ընթի՛չ բ, ն. Տալ մոռանալ կամ թողուլ 'ի բաց:

Untémpered ընթէ՛մփըրտ ած. Ոչ խառնեալ:

Untémpted ընթէ՛մփթէտ ած. Անփորձ, ոչ փորձանաւոր. ոչ գրգռեալ կամ հրապուրեալ:

Unténable ընթէ՛նէպըլ ած. Զօր չէ մարթ ունել կամ պաշտպանել:

Unténanted ընթէ՛նէնթէտ ած. Ոչ վարձեալ կամ 'ի վարձու կալեալ:

Unténder ընթէ՛նտըր ած. Պինդ, խիստ, խստասիրտ, անգութ:

Unténdered ընթէ՛նտըրտ ած. Ոչ ընծայեալ կամ տուեալ:

To Untént ընթէ՛նթ բ, ն. Հանել 'ի վրանէ կամ 'ի խորանէ:

Unténted ընթէ՛նթէտ ած. Անխնամ, անդարման:

Untérrified ընթէ՛րրիֆայտ ած. Աներկիւղ, անվեհեր, արի, քաջասիրտ:

Unthánked ընթհէ՛նքթ ած. Ոչ շնորհակալու մտօք ընկալեալ, ոչ լեալ արժանի գոհութեան կամ շնորհակալութեան:

Unthánkful ընթհէ՛նքֆուլ ած. Ապերախտ, երախտամոռաց, անշնորհակալու:

Unthánkfully ընթհէ՛նքֆուլլի մ. Ապերախտութեամբ, առանց շնորհակալութե կամ գոհութեան:

Unthánkfulness ընթհէ՛նքֆուլնէս գ. Ապերախտութիւն, երախտամոռացութի, անարժանութիւն:

To Unthínk ընթհի՛նք բ, ն. Ոչ յիշել, մոռանալ, հանել 'ի մտաց:

Uuthínking ընթհի՛նքինկ ած. Անխորհուրդ, անմիտ, ապուշ անխոհեմ:

Unthórny ընթհօ՛րնի ած. Անփուշ, անտատասկ:

Unthóught of ընթհօ՛թ օվ ած. Անկարծ, անակնկալ, ոչ զգուշացեալ:

To Unthréad ընթհրէ՛տ բ, ն. Քակել, լուծանել, արձակել:

Unthréatened ընթհրէ՛թընտ ած. Ոչ սպառնացեալ կամ սաստեալ:

U'nthrift ը՛նթհրիֆթ գ. Վատնիչ, շռայլ, անառակ:

U'nthrift, ած. Զեղխ, շուայտ, անկարգ, անառակ:

Unthríftily ընթհրի՛ֆթիլի մ. Շուայտութեամբ, զեղխութեամբ, անառակութբ, անխնայ:

Unthríftiness ընթհրի՛ֆթինէս գ. Շուայտութիւն, շռայլութիւն, զեղխութիւն, անառակութիւն, վատնումն:

Unthrífty ընթհրի՛ֆթի ած. Շռայլ, վատնիչ, զեղխ, անառակ. անպիտան, վատթար.

Unthríving ընթհրա՛յվինկ ած. Անպիտան, անօգուտ, յետնեալ:

To Unthróne ընթհրօ՛ն բ, ն. Ընկենուլ յաթոռոյ կամ յիշխանութենէ:

To Untíe ընթա՛յ բ, ն. Քակել, արձակել, լուծանել, խզել:

Untíed ընթա՛յտ ած. Անկապ, արձակ, ոչ կապեալ, թոյլ. անզուսպ:

Until ընթի՛լ մ. Մինչև, ցայնվայր, յորժամ:

Until, նխ. Մինչ, մինչև. առ:

Untilled ընթի՛լտ ա. Անգործ, անարօրագիր, կորդ, ոչ մշակեալ:

Untimbered ընթի՛մպըրտ ա. Անտախտակ, անգերան, ակար: [խաչաւ:

Untimely ընթա՛յմլի ա. Տարաժամ, կանխ

Untimely, մ. Տարաժամու, յառաջ քան զժամանակն:

Untinged ընթի՛նճտ ա. Ոչ ներկեալ կամ տոգորեալ. մաքուր, անխառն:

Untirable ընթա՛յրէպըլ ա. Անխոնջ, անձանձրոյթ:

Untired ընթա՛յըրտ ա. Անխոնջ, ոչ պարտասեալ, անձանձրոյթ:

Untitled ընթա՛յթըլտ ա. Անպատիւ, որ ոչ ունի պատուանուն, աննշան:

U'nto ը՛նթու նխ. Առ, 'ի, ց, ընդ:

Untold ընթո՛լտ ա. Ոչ պատմեալ կամ ասացեալ. ոչ յայտնեալ կամ ծանուցեալ. ոչ թուեալ կամ 'ի համար արկեալ:

Untouched ընթը՛չթ ա. Անմերձենալի, անհպելի, ոչ մերձեցեալ. անշարժ, անկարեկից. ոչ ձեռնարկեալ կամ գտեալ:

Untoward ընթո՛ւըրտ ա. Յեստամիտ, յամառ, կամակոր, խոտորնակ, ձախողակ, չարաշուք, ժանտ. անդէպ, անհաճոյ, անվայելուչ, անպիտան, դժուարին:

Untowardly ընթո՛ւըրտլի ա. Թիւր, խոտորնակ, անդէպ, անվայելուչ:

Untowardly մ. Թիւրս, խոտորնակի, ընդդէմ, չարաչար, յանդէպս, անվայելուչս:

Untraceable ընթրէ՛յսէպըլ ա. Անհետազօտելի, անքննելի:

Untraced ընթրէ՛յսթ ա. Անհետ, անշաւիղ, անկոխ:

Untractable ընթրէ՛քթէպըլ ա. Անհամբոյր, հեստ, յեստամիտ, վայրագ, անընտել. անդարմանելի, անբուժելի, անհնարին. դժուարին, դժոխըմբեր, անձեռնարկելի:

Untractableness ընթրէ՛քթէպըլնէս գ. Հեստութիւն, ստամբակութիւն, վայրագութիւն, խոտութիւն:

Untrained ընթրէ՛յնտ ա. Անհրահանգ, անվարժ, անկիրթ, անհմուտ. անկարգ, յանդուգն:

Untransferrable ընթրէնսֆէ՛րէպըլ ա. Անփոխադրելի, անանցանելի:

Untransparent ընթրէնսփէ՛յրէնթ ա. Անթափանցիկ, դիմահար:

Untravelled ընթրէ՛վէլտ ա. Ոչ ճանապարհորդեալ, անկոխ, անծանօթ. որ չէ գնացեալ յօտար աշխարհ:

To Untread ընթրէ՛տ բ, ն. Նահանջել, ընդ կրունկն դառնալ:

Untreasured ընթրէ՛ժըրտ ա. Ոչ գանձեալ կամ եդեալ, դատարկ, ունայն:

Untreatable ընթրի՛թէպըլ ա. Անհամբոյր, ժանտ, վայրենամիտ, անօպոյ:

Untried ընթրա՛յտ ա. Անփորձ, անճաշակ. ոչ անցեալ ընդ փորձ:

Untriumphable ընթրա՛յըմֆէպըլ ա. Անյաղթանակ, անմրցանակ:

Untrod, Untrodden ընթրո՛տ, ընթրո՛տտըն ա. Անկոխ, անհետ, անանց:

Untrolled ընթրո՛լտ ա. Ոչ խաղացեալ կամ ընթացեալ, անխաղաց:

Untroubled ընթրը՛պըլտ ա. Անվրդով, անխռով, խաղաղ. անպղտոր. անշփոթ:

Untrue ընթրու՛ ա. Ոչ ճշմարիտ, անստոյգ, սուտ. կեղծ, պատիր, խաբեբայ, նենգաւոր:

Untruly ընթրու՛լի մ. Ստութեամբ, կեղծեօք, ոչ հաւաստեաւ:

Unstrustiness ընթրը՛սթինէս գ. Անհաւատարմութիւն, դրժողութիւն, նենգութիւն:

Untruth ընթրու՛թհ գ. Ստութիւն, խաբէութիւն, պատրանք, կեղծիք. անհաւատարմութիւն, դրժողութիւն, նենգութիւն:

Untunable ընթիու՛նէպըլ ա. Դժուարալուր, անախորժ 'ի լսելիս, չարաձայն, աներաժիշտ. անհամաձայն, խառնաձայն:

To Untune ընթիու՛ն բ, ն. Բառնալ զներդաշնակութիւն, եղծանել. շփոթել, խառնակել: [կամ շրջեալ:

Unturned ընթը՛րնտ ա. Ոչ դարձուցեալ

Untutored ընթիու՛թըրտ ա. Անհրահանգ, անվարժ, անկիրթ, անուսումն:

To Untwine, *To* Untwist ընթուա՛յն, ընթուի՛սթ բ, ն. Քակել, լուծանել, արձակել. մեկնել, անջատել:

Ununiform ընէու՛նիֆորմ ա. Աննման, ոչ միօրինակ, տարօրինակ:

Unurged ընը՛րճտ ա. Ոչ բռնադատեալ կամ ստիպեալ, ինքնակամ:

Unused ընիու՛զտ ա. Ոչ արկեալ 'ի կիր, անգործ, պարապ. անսովոր, անվարժ:

Unuseful ընիու՛սֆուլ ա. Անօգուտ, անպիտան, յոչինչ պիտանացու, անշահ:

Unusual ընիու՛ժիուէլ ա. Անսովոր, ոչ սովորական, ոչ արկեալ 'ի կիր, օտար:

Unusualness ընիու՛ժիուէլնէս գ. Անսովորութիւն, նորութիւն:

Unutterable ընը՛թթըրէպըլ ա. Անպատմելի, անպատում, անճառելի:

To Unvail ընվէ՛յլ բ, ն. Բառնալ զպատրուակն, 'ի բաց առնուլ զքօղն:

Unvaluable ընվէ՛լիուէպըլ ա. Անգին, մեծագանձ:

Unválued ընվէ՛լիուտ ած. Անարգ, անպիտան, խոտան, արհամարհ. անգին, պատուական:

Unvánquished ընվէ՛նքուիշտ ած. Անյաղթելի, անպարտելի:

Unváriable ընվէ՛յրիէպըլ ած. Անայլայլելի, անփոփոխ, անշարժ, հաստատուն:

Unváried ընվէ՛յրիտ ած. Անայլայլակ, անփոփոխ:

Unvárnished ընվա՛րնիշտ ած. Ոչ ապակեալ. անզարդ, անպաճոյճ, անսեթեւեթ:

Unvárying ընվէ՛յրիին ած. Անփոփոխ, անայլայլելի, հաստատուն:

To Unvéil ընվէ՛յլ բ, ն. Ի բաց առնուլ զքօղն կամ զպատրուակն. բանալ, յայտնել, ցուցանել:

Unvéiledly ընվէ՛յլէտլի մ. Անպատրուակ, յայտնապէս, դէմ յանդիման:

Unvéntilated ընվէ՛նթիլէյթէտ ած. Ոչ տարածեալ կամ պարզեալ հողմոյ:

Unvéritable ընվէ՛րիթէպըլ ած. Անստոյգ, սուտ, անհաւաստի, ոչ ճշմարիտ:

Unvérsed ընվէ՛րստ ած. Անվարժ, անկիրթ, անհմուտ, անտեղեակ:

Unvéxed ընվէ՛քստ ած. Անվիշտ, անխռով, անդորր:

Unvíolated ընվա՛յօլէյթէտ ած. Անդրժելի, անեղծ, անարատ, անվթար:

Unvírtuous ընվէ՛րչուըս ած. Անառաքինի:

Unvísited ընվի՛զիթէտ ած. Անտես, թողեալ, լքեալ:

Unvúlnerable ընվը՛լնըրէպըլ ած. Անվիրաւորելի, անխոցելի, առանց վիրաց:

Unwákened ընուէ՛յքընտ ած. Ոչ զարթուցեալ 'ի քնոյ, 'ի քուն:

Unwálled ընուօ՛լտ ած. Անպարիսպ:

Unwáres ընուէ՛յրզ մ. Յանզգոյշս, յանպատրաստից, անակնկալ, յանկարծակի:

Unwárily ընուէ՛յրիլի մ. Յանզգոյշս, անխորհրդաբար:

Unwáriness ընուէ՛յրինէս գ. Անզգուշութիւն, անխոհեմութիւն:

Unwárlike ընուօ՛րլայք ած. Անմարտիկ, ոչ պատերազմական, անարի:

Unwárned ընուօ՛րնտ ած. Ոչ զգուշացեալ, անզգոյշ, յանզգոյշս:

Unwárrantable ընուօ՛րրէնթէպըլ ած. Զոր չէ մարթ արդարացուցանել կամ պաշտպանել, անիրաւ:

Unwárrantably ընուօ՛րրէնթէպլի մ. Յանիրաւի, վայրապար:

Unwárranted ընուօ՛րրէնթէտ ած. Անստոյգ, անհաւաստի, վայրապար:

Unwáry ընուէ՛յրի ած. Անզգոյշ, անմտադիր, անխոհեմ, յանդուգն, անզգաստ. անակնկալ, յանկարծահաս:

Unwáshed, Unwáshen ընուօ՛շտ, ընուօ՛շըն ած. Անլուայ, խառնակ, անմաքուր:

Unwásted ընուէ՛յսթէտ ած. Անծախ, անսպառ, անկորուստ, անապական:

Unwásting ընուէ՛յսթին ած. Անսպառ, անսպառելի, անկորուստ:

Unwáyed ընուէ՛յտ ած. Անվարժ 'ի գնալ, անհմուտ ճանապարհի:

Unwéakened ընուի՛քընտ ած. Ոչ տկարացեալ կամ թուլացեալ:

Unwéaponed ընուէ՛փընտ ած. Անզէն:

Unwéariable ընուի՛րիէպըլ ած. Անձանձրոյթ, անխոնջելի:

Unwéaried ընուի՛րիտ ած. Անձանձրոյթ, անաշխատ. անդուլ, անդադար, անխափան, անհանգիստ: [նել:

To Unwéary ընուի՛րի բ, ն. Հանգուցա-

Unwéd ընուէ՛տ ած. Ոչ ամուսնացեալ, անկին, անայր, ամուրի:

Unwédgeable ընուէ՛ճէպըլ ած. Անհերձանելի, քաջամուր:

Unweéded ընուի՛տէտ ած. Ոչ սրբեալ կամ մաքրեալ յանպիտան խոտոց:

Unweéting ընուի՛թին ած. Անգէտ, անծանօթ, անտեղեակ:

Unwéighed ընուէ՛յտ ած. Ոչ կշռեալ, անկշիռ. անզգոյշ, անմտադիր:

Unwéighing ընուէ՛յին ած. Որ ոչ կշռէ, անմիտ, անհանճար, անխոհեմ:

Unwélcome ընուէ՛լքըմ ած. Տարաժամ, տարադէպ, անհաճոյ, դժուարընկալ, չարաշուք, անտանելի:

Unwépt ընուէ՛փթ ած. Ոչ ողբացեալ, անսուգ, առանց ողբոյ թաղման:

Unwét ընուէ՛թ ած. Ոչ թրջեալ, անթաց, առանց արտասուաց:

Unwhípt ընհուի՛փթ ած. Անպատիժ, անպատուհաս, ոչ գանեալ:

Unwhólesome ընհօ՛լսըմ ած. Վատառողջ, անառողջ, վնասակար առողջութեան. գարշահամ, նեխեալ, ապականեալ:

Unwíeldily ընուի՛լտիլի մ. Յամր, դըժուարաւ:

Unwíeldiness ընուի՛լտինէս գ. Յամրութիւն, ծանրաշարժութիւն, ծանրութիւն:

Unwíeldy ընուի՛լտի ած. Յամր, դանդաղ, ծանրաշարժ, դժուարակիր, ստուար, մեծաքանակ:

Unwílling ընուի՛լլին ած. Անյօժար, ակամայ, դժկամակ:

Unwírlingly ընուի՛լլինլի մ. Ակամայ, յոչ կամաց, յակամայ կամս, 'ի հարկէ, դըժուարաւ:

Unwíllingness ընուի՛լլիննէս գ. Չկամու-

թիւն, անյօժարութիւն, դժուարութիւն, ընդդիմութիւն, խորշումն:

To Unwínd ընուա՛յնտ ե, ն. Բանալ, տարածել, պարզել, լուծանել, արձակել, վերծուցանել:

To Unwínd, ե, չ. Յնդիլ, լուծանիլ:

Unwíped ընուա՛յփտ ած. Ոչ շփեալ կամ մաքրեալ, անմաքուր, աղտեղի:

Unwíse ընուա՛յզ ած. Անիմաստ, անմիտ, անհանճար:

Unwísely ընուա՛յզլի մ. Անմտաբար, անհանճարաբար: [կամիլ:

To Unwísh ընուի՛շ ե, ն. Զախորժել, ոչ

Unwíshed ընուի՛շտ ած. Ոչ ախորժեալ կամ խնդրեալ, անհաճոյ:

Unwithdráwing ընուիթհտրօ՛ինկ ած. Մըշտատեւ, տեւողական:

Unwithstoód ընուիթհսթու՛տ ած. Անարգել, անխափան:

Unwítnessed ընուի՛թնէսթ ած. Անվկայ, առանց վկայութեան:

Unwíttingly ընուի՛թթինկլի մ. Յանդէտս, յանծանօթս, առանց խմանալոյ:

Unwónted ընու՛ընթէտ ած. Անսովոր, նոր, նորանշան, անվարժ, անկիրթ:

Unwórking ընուը՛րքինկ ած. Անգործ, պարապորդ, դատարկակեաց:

Unwórthily ընուը՛րտհիլի մ. Անարժանապէս, ըստ ոչ արժանեաց:

Unwórthiness ընուը՛րտհինէս գ. Անարժանութիւն:

Unwórthy ընուը՛րտհի ած. Անարժան, չեանեալ. դժպատեհ, անվայելուչ. անարգ, նուաստ, տրուպ:

Unwóunded ընուու՛նտէտ ած. Անխոց, անվէր. ողջ, անարատ, անվնաս:

To Unwráp ընրէ՛փ ե, ն. Բանալ, պարզել, արձակել:

To Unwréath ընրի՛յթհ ե, ն. Բանալ, պարզել, տարածել, արձակել:

Unwríting ընրա՛յթինկ ած. Անգրիչ, որ ոչ ընդունի զանուն գրչի:

Unwrítten ընրի՛թթըն ած. Անգիր:

Unwróught ընրօ՛թ ած. Անգործ, կոպտ, կոպտացեալ, խամ:

Unwrúng ընրը՛նկ ած. Ոչ կռեալ կամ ճարեալ:

Unyiélded ընեի՛լտէտ ած. Աննուաճելի, անխոնարհելի, անտեղիտալի:

To Unyóke ընեօ՛ք ե, ն. Ի բաց առնուլ կամ հանել զլուծն. լուծանել, արձակել, ազատել:

Unyóked ընեօ՛քտ ած. Ոչ մտեալ ընդ լծով, անլուծ. անզուսպ, անսանձ:

Unzóned ընզօ՛նտ ած. Անգօտի, ոչ գօտեւորեալ, անգօտեւորած:

Up ըփ մ. Ի վեր, 'ի բարձունս. ելեալ յանկողնոյ, յարուցեալ. կանգուն, ուղիղ. յոտին. ցցուեալ, դիզացեալ. ծագեալ, ելեալ, բարձրացեալ, բարձր. յարուցեալ ընդդէմ, ապստամբեալ, խռովեալ. ուղղեալ, դէպ 'ի. կարգաւ, կազմեալ. անդրանօրն, 'ի վեր: – and down, ցրիւ, աստ եւ անդ. վեր 'ի վայր, խառն 'ի խուռն: – to, մինչեւ ց. ըստ չափու, հաւասար: – with, ամբարձեալ 'ի վեր, վերացուցեալ:

Up! ձյն. Ո՛ն, արի. ա՛ղէ, հապա:

Up, նխ. Ընդ զառ 'ի վեր: To go – the hill, գնալ ընդ զառ 'ի վեր լերին, ելանել 'ի լեառն:

To Upbéar ըփպէ՛ր ե, ն. Ի վեր ունել կամ ամբառնալ, բառնալ 'ի վերոյ. բարձրացուցանել:

To Upbráid ըփպրէ՛յտ ե, ն. Սաստանել, մեղ դնել, պախարակել, պարսաւել. կշտամբել, յանդիմանել, 'ի դէմս հարկանել, յամօթ առնել:

Upbráider ըփպրէ՛յտըր գ. Սաստանող, պարսաւագէտ, կշտամբիչ:

Upbráidingly ըփպրէ՛յտինկլի մ. Ի կշտամբանս, պարսաւանօք:

To Upbráy ըփպրէ՛յ ե, ն. Յամօթ առնել, պախարակել, ամաչեցուցանել:

Upbróught ըփպրօ՛թ ած. Սնեալ, մեծացեալ:

U′pcast ը՛փքէսթ ած. Արկեալ կամ ամբարձեալ 'ի վեր:

U′pcast, գ. Ընկեցումն, ձգումն:

To Upgáther ըփկէ՛թհըր ե, ն. Ժողովել, ամփոփել:

Uphánd ըփհէ՛նտ ած. Ամբարձեալ ձեռամբ, ձեռամբարձ:

Uphéld ըփհէ՛լտ ած. Կալեալ 'ի վեր, ամբարձեալ, հաստատեալ:

Uphíll ըփհի՛լ ած. Դժուարին, անհնարին:

To Uphoárd ըփհօ՛րտ ե, ն. Ճեմարանել, մթերել, ժողովել, բարդել, համբարել:

To Uphóld ըփհօ՛լտ ե, ն. Ունել կամ ամբառնալ 'ի վեր. հաստատել, զօրացուցանել, քաջալերել, զօրավիգն լինել. պահել, պահպանել. օգնել, պաշտպանել:

Uphólder ըփհօ՛լտըր գ. Որ 'ի վեր ունի կամ ամբառնայ, հաստատիչ, բարձող. պահպանիչ, զօրավիգն, պաշտպան. խնամակալու յուղարկաւորութեան մեռելոյ:

Uphólsterer ըփհօ՛լսթըրըր գ. Որ յօրինէ զկարասիս տան, յարդարիչ տան:

U′pland ը՛փլէնտ գ. Բլուր, լեռնակողմն:

U′pland ած. Բարձր, բարձրաւանդակ, լեռնային, բլրաձեւ:

Uplándish ըփլէ՛նտիշ ած. Լեռնային, լեռնական:

To Upláy ըփլէ՛յ բ, ն. Դիզել, կուտել, բարդել, հաւաքել, մթերել:

To Uplíft ըփլի՛ֆթ բ, ն. Ամբառնալ 'ի վեր, վերացուցանել:

U'pmost ը՛փմօսթ ած. Բարձրագոյն, վե- [րին:

Upón ըփօ՛ն նխ. Ի վերայ. 'ի սակս, 'ի պատճառս, վասն, յաղագս. ընդ, 'ի. ըստ. առ. մերձ, հուպ, առընթեր. 'ի ձեռն. ընդդէմ: Տես On.

U'pper ը՛փփըր ած. Վերին, բարձրագոյն: The – hand, օգուտ, առաւելութի, յաղթութիւն:

Uppermost ը՛փփըրմօսթ ած. Վերին, բարձրագոյն, գերագոյն, առաջին. ուժգին, սաստիկ, զօրեղ:

Uppísh ը՛փփիշ ած. Գոռոզ, ամբարտաւան, սէգ:

To Upráise ըփրէ՛յզ բ, ն. Ամբառնալ, բարձրացուցանել:

To Upréar ըփրի՛ր բ, ն. Ամբառնալ 'ի վեր, վերացուցանել:

U'pright ը՛փրայթ ած. Ուղիղ, կանգուն. ցցուեալ, գիլացեալ. ուղիղ, ամբիծ, անարատ, անկեղծ, արդար, առաքինի, անաչառ:

U'pright, գ. Բարձրութիւն, ուղղուն:

U'prightly ը՛փրայթլի մ. Ուղղակի, ուղղութեամբ, արդարութեամբ:

U'prightness ը՛փրայթնէս գ. Ուղղութի. արդարութիւն, ամբծութիւն, անկեղծութիւն, անաչառութիւն:

Uprise ըփրա՛յզ գ. Ելք, ծագումն, ելումն (արեգական):

To Uprise, բ, չ. Յառնել, կանգնել, ելանել, ծագել, երևիլ:

U'proar ը՛փրօր գ. Աղմուկ, ամբոխ, չփոթ, աղաղակ. խռովութիւն:

To U'proar, բ, ն. Աղմկել, վրդովել, խռովեցուցանել:

To Uproót ըփրո՛ւթ բ, ն. Հանել յարմատոց, արմատաքի խլել:

To Uproúse ըփրա՛ուզ բ, ն. Զարթուցանել, յարուցանել:

U'pshot ը՛փշօթ գ. Ելք, աւարտ, վախճան, կատարած, նպատակ:

U'pside down ը՛փսայտ տաուն մ. Գլխիվայր, շրջեալ. վեր 'ի վայր, խառն 'ի խուռն:

To Upstánd ըփսթէ՛նտ բ, չ. Կանգնիլ, յառնել, կալ 'ի վերայ ոտին:

U'pstart ը՛փսթարթ գ. Յանկարծ յառաջագեմ, բարգաւաճեալ կամ 'ի վեր ելեալ:

To Upstárt ըփսթա՛րթ բ, ն. Ոստնուլ 'ի վեր, գիմել կամ յառնել յանկարծակի:

To Upstáy ըփսթէ՛յ բ, ն. Ունել 'ի վեր, հաստատել, զօրավիգն լինել:

To Upswárm ըփսուօ՛րմ բ, ն. Յարուցանել խմբովին:

To Uptáke ըփթէ՛յք բ, ն. Ի վեր առնուլ, բառնալ, առնուլ 'ի ձեռս:

To Uptráin ըփթրէ՛յն բ, ն. Սնուցանել, մարզել, դաստիարակել:

To Uptúrn ըփթը՛րն բ, ն. Դարձուցանել կամ շրջել 'ի վեր, ակօսաբեկ առնել, բրել:

U'pward ը՛փուըրտ ած. Ուղղեալ կամ ամբարձեալ 'ի վեր:

U'pward, U'pwards ը՛փուըրտ, ը՛փուըրտզ մ. Դէպ 'ի վեր, 'ի վեր կոյս, 'ի վեր, 'ի բարձունս, յերկինս. 'ի վեր քան զմեզս, մինչև 'ի վեր. առաւել, և ևս, անդր քան, առաւել քան, յաղեկրակն կոյս:

To Upwínd ըփուա՛յնտ բ, ն. Պալարել, պատատել:

Urbánity ըրպէ՛նիթի գ. Քաղաքավարութիւն, ազնուաբարոյութիւն, վայելչութի, քաղցրակենցաղ բարք:

U'rchin ը՛րչին գ. Ոզնի. մանուկ առահակ կամ խորամանկ:

Ure, Urus եուր, եուրըս գ. Ցուլ ինչ վայրի:

U'reter եու՛րիթըր գ. Միզանցք:

U'rethra եու՛րիթհրէ գ. Միզանոց:

To Urge ըրճ բ, ն. Ստիպել, մղել, զըրգռել, բռնադատել, ճնշել, թախանձել, ստտկացուցանել:

To Urge, բ, չ. Ստիպիլ, մղիլ, ճնշիլ:

U'rgency ը՛րճէնսի գ. Հարկ, հարկաւորութիւն, պէտք, կարիք:

U'rgent ը՛րճէնթ ած. Ստիպողական, հարկեցուցիչ, ստիպող, կարևոր:

U'rgently ը՛րճէնթլի մ. Ստիպով, սաստնապաւ, կարի յոյժ. թախանձանօք, ընդդագոյնս:

U'rger ը՛րճըր գ. Ստիպող, թախանձող:

Urínal եու՛րինէլ գ. Միզարան, կճիճ:

U'rinary եու՛րինէրի ած. Միզական, միզի:

Urinative եու՛րինէթիվ ած. Միզաշարժ, որ գրգռէ 'ի միզել, որ բանայ զմիզանցս:

Urinátor, եուրինէ՛յթըր գ. Ծովայոյզ, սուզակ:

U'rine եու՛րին գ. Մէզ:

To Urine, բ, չ. Միզել:

U'rinous եու՛րինըս ած. Միզային, միզի:

Urn ըրն գ. Սափոր, սափոր, թակոյկ. սափոր գամբանական, սափոր:

Us ըս դեր. Զմեզ: With –, ընդ մեզ: To –, մեզ, առ մեզ, ցմեզ: Of –, 'ի մէնջ. վասն մեր:

U'sage եու՛զէճ գ. Նշանակ վարելոյ. կիրառութիւն, սովորութիւն. ընթացք, եղանակ, կենցաղ:

U'sager եու՛զէճըր գ. Որ 'ի կիր արկանէ կամ 'ի գործ ածէ զօտարինն:

U'sance եու՛զէնս գ. Գործածութիւն, կիրառութիւն. վաշխ, տոկոսի:

Use եուզ գ. Պէտք, կիր, կիրառութի՛ւն, գործածութիւն. օգուտ, շահ, պիտանութիւն. սովորութիւն, կրթութիւն. շահ կամ եկամուտ դրամոց, վաշխ, տոկոսիք:

To Use եուզ բ, ն. Ի կիր առնուլ, 'ի վար արկանել, վարել. սովորեցուցանել, մարզել, կրթել. վարիլ կամ գնալ ընդ ումեք. յարգել, ունել, ցուցանել:

To Use, բ, չ. Սովորիլ, սովոր լինել, ունել սովորութիւն. յաճախել, գեգերիլ, կալ, բնակել:

U'seful եո՛ւզֆուլ ած. Օգտակար, պիտանի, շահաւէտ, կարեւոր: ['ի պէտս:

U'sefully եո՛ւզֆուլլի մ. Յօգուտ, 'ի շահ,

U'sefulness եո՛ւզֆուլնէս գ. Օգուտ, շահ, պիտանութիւն, կարեւորութիւն:

U'seless եո՛ւզլէս ած. Անօգուտ, անշահ, անպիտան, վայրապար, ունայն:

U'selessly եո՛ւզլէսլի մ. Յանօգուտս, յունայնս, վայրապար, 'ի զուր:

U'selessness եո՛ւզլէսնէս գ. Անպիտանութիւն, նանրութիւն:

U'ser եո՛ւզըր գ. Որ վարէ կամ 'ի կիր արկանէ:

U'sher ը՛շըր գ. Դռնապան, սպասաւոր յառաջընթաց, մուծիչ. առոքին վարժապետ:

To U'sher, բ, ն. Յառաջընթաց կամ կարապետ լինել, մուծանել:

Usquebáugh ըսքուէպա՛ գ. Ցքբմօղի (ամ. ուիսքի ըսքպոպ):

U'stion ը՛սչըն գ. Այրումն, կիզումն:

Ustórious ըսթօ՛րիըս ած. Կիզողական, կիզանողական:

Usual եո՛ւժիուըլ ած. Սովորական. յաճախ, հասարակ, գործածական, 'ի պէտս:

U'sually եո՛ւժիուըլլի մ. Սովորաբար, յաճախակի, հասարակօրէն, բազում անգամ:

U'sualness եո՛ւժիուըլնէս գ. Յաճախ սովորութիւն, յաճախութիւն:

Usucáption եուժիուքէ՛փշըն գ. Իրաւակալութիւն (ըստ կրաւապխտաց):

Usufrúct, եուժիուֆրըքթ գ. Վայելումն պտղոց՝ մնից՝ շահուց:

Usufrúctuary եո՛ւժիուֆրըքթիուըրի գ. Վայելող պտղոյն՝ մնիցն՝ շահուն:

To U'sure եո՛ւժըր բ, ն. Վաշխել, տալ 'ի վաշխի կամ տոկոսեօք:

U'surer եո՛ւժիուրըր գ. Վաշխատու, տոկոսատու, որ տայ 'ի վաշխի:

Usúrious եուժիո՛ւրիըս ած. Վաշխական, վաշխատու:

To Usúrp եուզը՛րփ բ, ն. Գրաւել, յափշտակել, սեպհականել անձին, ունել բռնի կամ յանիրաւի:

Usurpátion եուզըրփէ՛շըն գ. Բռնի գրաւումն, յափշտակութիւն:

Usúrper եուզը՛րփըր գ. Գրաւիչ, յափշտակիչ, բռնակալ:

Usúrpingly եուզը՛րփինկլի մ. Բռնութե՛, յափշտակութեամբ, բռնի, յանիրաւի:

U'sury եո՛ւժիուրի գ. Վաշխ, տոկոսի. վաշխատուութիւն:

Uténsil եութէ՛նսիլ գ. Կահ, կարասի, գործի, անօթ:

U'terine եո՛ւթէրայն ած. Արգանդի, որովայնի:

U'terus եո՛ւթիըրըս գ. Արգանդ, որովայն:

Utílity եութի՛լիթի գ. Օգուտ, շահ, պիտանութիւն:

U'tmost ը՛թմօսթ ած. Վերջին, յետին, հեռաւոր. ծայրագոյն, անհնարին:

U'tmost, գ. Վերջին կար կամ ձիգն, ամենայն հնարաւորութիւն:

U'tter ը՛թթըր ած. Արտաքին, հեռաւոր, յետին, վերջին, անդր քան. բոլոր, ողջոյն, բովանդակ, անթերի. ամենեւին, բոլորովին:

To U'tter, բ, ն. Ասել, պատմել, արտաբերել, արտասանել, բացայայտել. արտայայտել, ցուցանել, հրատարակել, քարոզել. վաճառել, հանել 'ի վաճառ. ցրուել, սփռել, տարածել:

Utterable ը՛թթըրէպըլ ած. Արտասանելի, արտաբերելի:

U'tterance ը՛թթըրընս գ. Արտասանութիւն, արտաբերութի՛. նախադասք, թըշնամանք. ձայն, հնչիւն, բարբառ:

U'tterer ը՛թթըրըր գ. Արտասանող, արտաբերող. քարոզ, հրատարակիչ. վաճառող:

U'tterly ը՛թթըրլի մ. Ողջոյն, բոլորովին, ամենեւին, հուսկ յետոյ, 'ի վախճանի:

U'ttermost ը՛թթըրմօսթ ած. Վերջին, յետին. կարի հեռաւոր:

U'ttermost, գ. Վերջին ձիգն կամ կար. վերջին սահմանն:

U'veous եո՛ւվիըս ած. Խաղողեայ (թաղանդ աչաց):

U'vula եո՛ւվիուլէ գ. Կոկորդ, ստորդ, լեզուակ:

Uxórious ըկզօ՛րիըս ած. Կանացի, կնասէր, խանդակաթ 'ի սէր կնոջն:

Uxóriously ըկզօ՛րիըսլի մ. Յորժամ 'ի սէր կանանց կամ կնոջ իւրոյ:

Uxóriousness ըկզօ՛րիըսնէս գ. Անչափ սէր կանանց, զակատումն դշխո կնոջ, զիջումն 'ի կամս կնոջ իւրոյ:

V

V վի Վ։ Քսաներորդ երկրորդ և բաղաձայն տառ այփաբետայ անգղիացւոց։

Vácansy վէյքէնսի գ. Դատարկութիւն, միջոց դատարկ. պարապորդութիւն, միջոց, պարապ. հանգիստ, դադարումն, արձակուրդ. ժամանակ պարապոյ. դատարկութիւն, ապերդութիւն։

Vácant վէյքէնթ ած. Պարապորդ, թափուր, դատարկ, ունայն. ազատ, զերծ. պարապ, անգործ։

To Vácate վէյքէյթ բ, ն. Դադարեցուցանել, բառնալ, ջնջել. թողուլ, հրաժարել։

Vacátion վէքէյշըն գ. Պարապորդութի, ժամանակ պարապոյ. հանգիստ, դադարումն։

Váccary վէքքէրի գ. Գոմ կամ արօտ կովուց։

Vacíllancy վէսիլլէնսի գ. Դեգերումն, վարանք։

Vacillátion վէսիլլէյշըն գ. Դողդոջիւն, զանդաչումն։

Vacuátion վէքիուէյշըն գ. Դատարկումն։

Vácuist վէքիուիսթ գ. Փիլիսոփայ պաշտպան դատարկութեան. այր անհոգ և հեղգ՝ պարապորդ և դատարկանձն։

Vacúity վէքիուիթի գ. Դատարկութի, դատարկ միջոց. ունայնութիւն, նանրութիւն, ոչինչ։

Vácuous վէքիուըս ած. Դատարկ, թափուր, ունայն։

Vacuum վէքիուըմ գ. Դատարկութիւն, դատարկ միջոց։

To Vade վէյտ բ, չ. Անցանել, սպառիլ, կորնչիլ, չքանալ։

Vágabond վէկըպընտ ած. Թափառական, ստանդական։

Vágabond, գ. Շրջմոլիկ, դատարկաշրջիկ, թափառական, դատարկանձն։

Vagary վէկէյրի գ. Այլանդակ միտք կամ խորհուրդք։

Vaginopénnous վէճինօփէննըս ած. Պատենաթև։

Vágous վէյկըս ած. Թափառական, մոլորական, անհաստատ, տարտամ։

Vágrancy վէյկրէնսի գ. Թափառականութիւն, կեանք թափառական։

Vágrant վէյկրէնթ ած. Թափառական, ստանդական, մոլորական, տատանեալ, անհաստատ, տարտամ. կաթողին. դեղեցիկ, չքնաղ։

Vágrant, գ. Շրջմոլիկ, դատարկաշրջիկ, թափառական, դատարկասուն։

Vague վէյկ ած. Թափառական, ստանդական. անորոշ, տարտամ, անհաստատ։

Vail վէյլ գ. Վարագոյր, ծածկոյթ, պատրուակ. քող, շղաշատեա։ Տես Veil. ձեռնաձիր կամ պարգև ծառայից։ Տ. Vale.

To Vail, բ, ն. Ծածկել, սքօղել, քօղարկել։ Տես to Veil.

To Vail, բ, ն. Արկանել, թողուլ անկանիլ. բառնալ զգլուխն կամ խոնարհիլ 'ի նշան մեծարանաց. լքուցանել, ահ արկանել։

To Vail, բ, չ. Զիջանիլ, խոնարհիլ, տեղի տալ։

Vain վէյն ած. Ունայն, ընդունայն, անօգուտ, վայրապար, զուր. ունայնասէր, մնապարծ, մնախապանծ. անպիտան, դատարկ. սուտ, կորստական, անցաւոր. պատիր, տարապարտ։ In –, զուր, 'ի զուր, 'ի նանիր, վայրապար։

Vainglórious վէյնկլօրիըս ած. Սնափառ, մնապարծ, փառասէր։

Vainglóry վէյնկլօրի գ. Սնափառութի, սնոտի փառք։

Váinly վէյնլի մ. Ի զուր, վայրապար, 'ի նանիր. փառասիրութեամբ, գոռոզութեամբ, պանծանօք. յիմարաբար։

Váinness վէյննէս գ. Ունայնութիւն. նանրութիւն, ստութիւն. մնապարծութի, ամբարտաւանութիւն.

Váivode վէյվօտ գ. Վոյթ, իշխան կամ հրամանատար ('ի գաւառս Լեհիոյ)։

Válance վէլէնս գ. Զարդ կամ ծոպ կախեալ զձեղուամբ առագաստի մահճին, և այլն։

To Válance, բ, ն. Ծոպիւք զարդարել։

Vale վէյլ գ. Ձոր, հովիտ. ձեռնաձիր կամ պարգև ծառայից։

Valedíction վէլիտիքշըն գ. Ողջոյն հրաժարական, ողջոյն։

Valedíctory վէլիտիքթըրի ած. Հրաժարական (ողջոյն)։

Valéntine վէլէնթայն գ. Տարփածու, տարփաւոր։

Valérian վէլէրիէն գ. Կատուակ, սթեբ, (խոտ ինչ)։

Válet վէլէթ գ. Սպասաւոր, ծառայ, արբանեակ։

Valetudinárian, Valetúdinary վէլիթիուտինէրիէն, վէլէթիուտինէրի ած. Հիւանդոտ, վատառողջ, ախտաժէտ, ցաւագար։

Váliance վէլիէնս գ. Քաջութիւն, արիութիւն, զօրութիւն, կորովութիւն։

Váliant վէ՛լյէնթ ած. Քաջ, արի, հզօր, քաջազօր, քաջամարտիկ. երեւելի, գերազանց։

Váliantly վէ՛լյէնթլի մ. Քաջաբար, արիաբար, անվեհեր քաջութեամբ։

Váliantness վէ՛լյէնթնէս գ. Քաջութիւն, արութիւն, արիութիւն։

Válid վէ՛լիտ ած. Հզօր, զօրեղ, կորովի, քաջ. վաւեր, հաստատուն։

Valídity վէլի՛տիթի գ. Վաւերութիւն, վաւերականութիւն, ստուգութիւն, հաստատութիւն. յարգ, մեծութիւն։

Vállancy վէ՛լլէնսի գ. Կեղծ ծամ արկեալ զերեսօք։

Válley վէ՛լլի գ. Ձոր, խորաձոր, հովիտ. ծործոր, դաշտ։

Válorous վէ՛լըրըս ած. Քաջ, արի, քաջասիրտ, առաքինի։

Válorously վէ՛լըրըսլի մ. Քաջաբար, արութեամբ, հզօրագոյնս։

Válour վէ՛լըր գ. Արութիւն, քաջութիւն, ոյժ, զօրութիւն։

Váluable վէ՛լիուէպլ ած. Մեծագին, ազնիւ, յարգոյ, պատուական, արժանի, կարեւոր, երեւելի։

Valuátion վէլիուէ՛շըն գ. Գնահատութիւն, որոշումն գնոյ, աժէք. գին, յարգ։

Valuátor վէլիուէ՛թըր գ. Գնահատ, որ գին հատանէ։

Válue վէ՛լիու գ. Յարգ, գին, աժէք։

To Válue, բ, ն. Գին հատանել, սահմանել զգինն. յարգել, ունել 'ի համարի կամ առ պատուականս. արժել. համարել, 'ի թիւ արկանել։

Válueless վէ՛լիուլէս ած. Անարգ, անպիտան, նուաստ, խոտան, արհամարհ։

Váluer վէ՛լիուըր գ. Որ համարի կամ մեծ ինչ դնէ, մեծարու։

Valve վէլվ գ. Փեղկ դրան, երկփեղկի դրան. կափարիչ, ծածկոյթ. փեղկ կամ դռնակ (մաշկ ըստ անդամոցննոց)։

Válvule վէ՛լվիուլ գ. Փեղկ փոքրիկ, դըռնակ. մաշկ, թաղանթ։

Vamp վէմփ գ. Երես կամ վերնակողմն հողաթափին։

To Vamp, բ, ն. Կարկատել, նորոգել, յարդարել։

Vámper վէ՛մփըր գ. Կարկատիչ, նորոգիչ։

Vámpire վա՛մփայր գ. Մտացածին ճիւաղ ինչ կամ գխակն, արալէզ։

Van վէն գ. Գունդ առաջապահ, առաջ զօրաց. խարբալ. հովհար. թեւ։

To Van, բ, ն. Խարբալել, մաղել։

Váncourier վէ՛նքուրիըր գ. Յառաջընթաց, կարապետ։

Vane վէյն գ. Հողմացոյց դրօշ տանեաց։

Vánguard վէ՛նկէարտ գ. Գունդ առաջապահ, առաջ զօրաց։

Vanílla վէնի՛լլէ գ. Անուշահոտ բոյս ինչ Ամերիկոյ։

To Vánish վէ՛նիշ բ, չ. Յնդիլ, պակասիլ. աներեւութանալ, անյայտ կամ անհետ լինել. 'ի չիք դառնալ, կորնչիլ, ունայնանալ։

Vánity վէ՛նիթի գ. Ունայնութիւն, նանրութիւն, սնոտիք, խաբէութիւն, ստութիւն, պատրանք. հպարտութիւն, սնապարծութիւն, սնոտի պարծանք։

To Vánquish վէ՛նքուիշ բ, ն. Յաղթել, յաղթահարել. ճնշել, ցրել։

Vánquisher վէ՛նքուիշըր գ. Յաղթող, յաղթական, տիրող։

Vántage վէ՛նթէյճ գ. Օգուտ, շահ. առաւելութիւն, լաւութիւն, գլխաւորութիւն, յաջողութիւն։

To Vántage, բ, ն. Օգտել, նպաստել։

Vántbrass վէ՛նթպրէս գ. Բազպան, պահպանակ բազկաց։

Vápid վէ՛փիտ ած. Յնդեալ, թոյլ, անզօր, անհամ, ապականեալ։

Vápidness վէ՛փիտնէս գ. Անհամութիւն, ցնդումն համոյ կամ ազդուութեան։

Vaporátion վէփորէ՛շըն գ. Արձակումն գոլորշեաց, ցնդումն 'ի գոլորշիս։

Váporer, Vápourer վէ՛փըրըր գ. Սնապարծ, անձնագով, պարծուկ։

Vaporisátion վէփըրիզէ՛շըն գ. Գոլորշանալն, շոգիանալն։

Váporish վէ՛փըրիշ ած. Գոլորշալից, շոգիալից. գեղ, դժուարահաճ, այլանդակ, անհամբոյր։

Váporous վէ՛փըրըս ած. Շոգիալից, գոլորշալից. փքալից, հողմալից։

Vápour, Vapor վէ՛փըր գ. Գոլորշի, շոգի, արտաշնչութիւն. մէգ, մառախուղ. ծուխ. փուք, փքացումն. ապշութիւն մըտաց, օտարոտի խորհուրդ, սեւամաղձուն։

To Vápour, բ, չ. Յնդիլ 'ի շոգի, լուծանել 'ի գոլորշի. փքանալ, պանծալ, մեծաբանել։

To Vápour, բ, ն. Արձակել կամ ծխել գոլորշիս, 'ի շոգի լուծանել։

Váriable վէ՛րիէպլ ած. Փոփոխելի, փոփոխական, յողդողդ, յեղյեղուկ։

Váriableness վէ՛րիէպլնէս գ. Փոփոխութիւն, այլայլութիւն. փոփոխականութիւն, անհաստատութիւն, յեղամտութիւն։

Váriably վէ՛րիէպլի մ. Փոփոխ, անհաստատ, յանաստոյգս։

Váriance վէ՛րիէնս գ. Խտիր, զանազանութիւն. խնդիր, վէճ, հակառակութիւն, երկպառակութիւն։

Variátion վէրիէ՛շըն գ. Փոփոխութիւն,

փոփոխումն, այլայլութիւն. պէսպիսութիւն. զանազանութիւն, խոտոր. խոտորումն, շեղումն:

Váricous վէ՛րիքըս ած. Ախտացեալ ընդարձակութեամբ երակաց:

To Váriegate վէ՛րիիկէյթ բ. ն. Պէսպիսացուցանել, պիսակացուցանել, խայտաբղէտ կամ երփն երփն յօրինել, ճամկաւորել, նկարակերտել, պաճուճել:

Variegátion վէրիիկէ՛յշըն գ. Պիսակումն, պէսպիսութիւն գունոյ, երփն, խայտուց:

Varíety վէրա՛յիթի գ. Պէսպիսութիւն, զանազանութիւն, այլայլութիւն, ազգք, որոշմունք. խտիր, տարբերութիւն, աննմանութիւն. փոփոխութիւն, այլայլութիւն:

Varíola վարա՛յօլա գ. Ծաղիկ ախտ:

Varíolous վարա՛յօլըս ած. Ծաղիկ ախտի:

Várious վէ՛րիըս ած. Պէսպէս, զանազան, այլեւայլ, ազգի ազգի, բազմօրինակ, այլ, այլազգ, աննման. փոփոխական, յողդողդ. անկայուն. այլայլական, գունագոյն, բազմագոյն, խայտ, խայտախարիւ, երփն երփն:

Váriously վէ՛րիըսլի մ. Պէսպէս կամ այլեւայլ օրինակաւ, բազմօրինակ:

Várix վէ՛րիքս գ. Լայնումն կամ ընդարձակումն երակաց:

Várlet վա՛րլէթ գ. Մանկլաւիկ, սպասաւոր աղնուական. սրիկայ, խառնագնաց, գաստաւըրկաւուն:

Várletry վա՛րլէթրի գ. Խուժան, ամբոխ, խառնիճաղանճ:

Várnish վա՛րնիշ գ. Ապիկի, բուռ. սնգոյր, սեթեւեթ. սպակարբուռ:

To Várnish, բ. ն. Օծանել, փայլեցուցանել, բուել. սնգուրել, շպարել, սեթեւեթել, յօրինել, պաճուճել. պատրուակել, ծածկել:

Várnisher վա՛րնիշըր գ. Բուող, որ օծանէ կամ փայլեցուցանէ. որ պատրուակէ կամ սեթեւեթէ:

Várvels վա՛րվէլս գ. Օղամանեակ ոտից որսական թռչնոց:

To Váry վէ՛րի բ. ն. Փոփոխել, փոխել, այլայլել, պէսպիսացուցանել:

To Váry, բ. չ. Փոփոխիլ, այլայլիլ. զանազանիլ, տարբերիլ, լինել այլազգ. աննման գոլ. խոտորիլ, մեկնիլ, հեռանալ. փոխանակել զմիմեանս, յաջորդել զկնի միմեանց. անմիաբան լինել, երկպառակիլ. փոխել զգոյն, պէսպիսանալ, երփն երփն զարդարիլ:

Váscular վէ՛սքիուլէր ած. Անօթալից, բազմանօթ:

Vasculíferous վէսքիուլի՛ֆէրըս ած. Անօթաբեր (ծաղիկ):

Vase վէյզ գ. Անօթ:

Vással վէ՛սսէլ գ. Հպատակ, հնազանդեալ, իշխեցեալ. ծառայ. գերի, ստրուկ:

Vássallage վէ՛սսէլլէյճ գ. Հպատակութիւն, հնազանդութիւն. ծառայութիւն. գերութիւն, ստրկութիւն:

Vas վա՛էսթ ած. Ընդարձակ, լայն, մեծ, անչափ, լայնատարած, սաստիկ, անհնարին, անհեթեթ:

Vast, գ. Ընդարձակ կամ ամայի վայր, համատարած:

Vastátion վէսթէ՛յշըն գ. Ապականութիւն, աւեր, սատակումն, կործանումն:

Vastídity վէսթի՛տիթի գ. Ընդարձակութիւն, տարածութիւն:

Vástly վէ՛սթլի մ. Լայնաբար, ընդարձակ, մեծապէս, կարի իմն:

Vástness վէ՛սթնէս գ. Ընդարձակութիւն, տարածութիւն, մեծութիւն, անչափութիւն:

Vásty վէ՛սթի ած. Ընդարձակ, լայնածաւալ, անհնարին:

Vat վէթ գ. Տակառ, կարաս, տաշտ, անօթ, աման:

Váticide վէ՛թիսայտ գ. Մարգարէասպան:

To Vatícinate վէթի՛սինէյթ բ. չ. Մարգարէանալ, գուշակել:

Vault վօլթ գ. Կամար, յարկ. գետնափոր շտեմարան գինւոյ, նկուղ. այր, քարանձաւ, բաւիղ. վիրապ, գերեզմանատուն:

Vault, գ. Ճախրանք. ոստիւն:

To Vault, բ. ն. Կամարաձեւ յօրինել, ձգել զկամար:

To Vault, բ. չ. Ճախրել. ոստնուլ, ոստոստել:

Váultage վօ՛լթիճ գ. Նկուղ կամարաձեւ:

Váulted վօ՛լթէտ ած. Կամարաձեւ, յարկեալ, գոգեալ:

Váulter վօ՛լթըր գ. Որ ոստնու կամ կայթէ. որ ճախրէ կամ խաղայ:

Váulty վօ՛լթի ած. Կամարաձեւ, խորանայարկ, գոգեալ:

Vaunt վօնթ գ. Պարծանք, մնապարծութիւն, մեծաբանութիւն, խրոխտումն, գովեստ անձին:

To Vaunt, բ. ն. Պանծացուցանել, պանծալի առնել, գովել:

To Vaunt, բ. չ. Պանծալ, պարծիլ, մնապարծիլ, գովել զանձն:

Váunter վօ՛նթըր գ. Խրոխտապանծ, պարծոտ, մեծաբան, մնապարծ:

Váuntful վօ՛նթֆուլ ած. Գոռոզ, մնապարծ:

Váuntingly վօ՛նթինկլի մ. Պանծանօք, գոռոզաբար, խրոխտանօք:

Veal վիլ գ. Միս որթու:

Véction, Vectitátion վէքշըն, վէքթիթէ՛շըն գ. Տարումն, բարձումն:

Vécture վէ՛քչիուր գ. Սայլ, կառք, բեռնակրութիւն:

To Veer վի՛ր բ. չ. Պտուտիլ, դառնալ, շրջիլ, փոխիլ:

To Veer, բ. ն. Պտուտել, դարձուցանել, շրջել, փոխել:

Vegetabílity վէճիթէպի՛լիթի գ. Բուսականութիւն, աճողական զօրութիւն:

Végetable վէ՛ճիթէպլ գ. Բուսական, բուսակ, բոյս, տունկ:

Végetable, ած. Բուսական, տնկական, աճողական, աճեցական: [սանիլ:

To Végetate վէ՛ճիթէյթ բ. չ. Աճել, բու-

Vegetátion վէճիթէ՛շըն գ. Աճումն արնկոց, տնկականութիւն, կենդանութիւն տնկոց:

Végetative վէ՛ճիթէթիվ ած. Բուսական, տնկական, աճողական:

Végetativeness վէ՛ճիթէթիվնէս գ. Բուսականութիւն, աճողական զօրութիւն:

Vegéte վիճի՛թ ած. Առոյգ, ժիր, կորովի, զօրեղ, բարգաւաճ:

Végetive վէ՛ճիթիվ ած. Տնկական, բուսական, աճեցական:

Végetive, գ. Բուսական, բուսակ, բոյս. տունկ:

Véhemence, Véhemency վի՛հիմէնս, վի՛հիմէնսի գ. Սաստկութիւն, ուժգնութիւն, բռնութիւն, ազդուութիւն:

Véhement վի՛հիմէնթ ած. Սաստիկ, ուժգին, բուռն, կարի, հզօր, անհնարին:

Véhemently վի՛հիմէնթլի մ. Սաստկապէս, ուժգին, կարի, յոյժ յոյժ, եւ քան զեւս. ընդագոյնս:

Véhicle վի՛հիքըլ գ. Սայլ, բառնալիք. անցք, ճանապարհ:

Veil վէյլ գ. Քող, շղարշատեւ. ծածկոյթ, պատրուակ:

To Veil, բ. ն. Աքօղել, քօղարկել, արկանել քօղ. ծածկել, թաքուցանել:

Vein վէյն գ. Երակ. խոռոչ, խորք. երակ մետաղաց. ոգի, բնաւորութի. քիմք, հաճոյք, ախորժակ. յօժարութիւն, յարմարութիւն, բերումն. ընթացք, ուղղութիւն, հանգամանք. երակ, նիշ կամ գիծ քարանց:

Véined, Véiny վէյնտ, վէյնի ած. Երակաւոր, երակալից. խայտաբղէտ:

Velléity վէլլի՛իթի գ. Անկատար կամ անգործ կամք:

To Véllicate վէ՛լլիքէյթ բ. ն. Կծանել, կծել, խայթել, կտտել:

Vellicátion վէլլիքէ՛շըն գ. Կծումն, խայթումն, գրգռումն:

Véllum վէ՛լլըմ գ. Մագաղաթ յօրինեալ 'ի կաշւոյ որթու:

Velócity վիլօ՛սիթի գ. Երագութիւն, արագութիւն, երագ ընթացք:

Vélvet վէ՛լվիթ գ. Թաւիշ:

Vélvet, ած. Գործեալ իբրեւ զթաւիշ. թաւ, թաւամազ. կակուղ, փափուկ, քաղցր:

To Vélvet, բ. չ. Նկարել իբրեւ զթաւիշ:

Vélure վի՛լիուր գ. Թաւիշ:

Vénal վի՛նէլ ած. Վարձկան. երակի, երակային:

Venálily վինէ՛լիթի գ. Վարձկանութի:

Venátic վինէ՛թիք ած. Որսորդական. որսական, որսոյ:

Venátion վինէ՛շըն գ. Որսորդութիւն, որս:

To Vend վէնտ բ. ն. Վաճառել:

Vendée վէնտի՛ գ. Գնող, ստացող:

Vénder վէ՛նտըր գ. Վաճառող:

Véndible վէ՛նտիպլ ած. Վաճառելի, դիւրավաճառ:

Véndibleness վէ՛նտիպլնէս գ. Դիւրավաճառութիւն:

Véndibly վէ՛նտիպլի մ. Դիւրավաճառաբ:

Venditátion վէնտիթէ՛շըն գ. Պարծանք, մնապարծութիւն, անձնագովութիւն:

Vendítion վէնտի՛շըն գ. Վաճառումն, վաճառ:

To Venéer վինի՛ր բ. ն. Դրուագել, ագուցանել:

Vénefice վէ՛նիֆիս գ. Դեղատուութիւն, թունատուութիւն:

Venefícial վէնիֆի՛շէլ ած. Դեղագործ, թունագործ:

Venefíciously վէնիֆի՛շըսլի մ. Դեղատուութեամբ, դեղով, թունով:

Vénemous վէ՛նըմըս ած. Թունաւոր, մահացու:

To Vénenate վէ՛նինէյթ բ. ն. Դեղել, թունաւորել, դեղակուր առնել:

Venenátion վէնինէ՛շըն գ. Թոյն, դեղ մահու:

Venéne, Venenóse վինի՛ն, վէնինօ՛ս ած. Թունաւոր, թունալից, թունաբեր, մահացու:

Vénerable վէ՛նըրէպլ ած. Յարգոյ, մեծարու, պատուելի, պատուական:

Vénerably վէ՛նըրէպլի մ. Յարգանօք, մեծարանօք, պատուով:

To Vénerate վէ՛նըրէյթ բ. ն. Յարգել, մեծարել, պատուել:

Venerátion վէնըրէ՛շըն գ. Յարգանք, յարգութիւն, մեծարանք:

Venerátor վէնըրէ՛թըր գ. Յարգող, մեծարիչ, պատուագիր:

Venéreal վինի՛րիըլ ած. Վաւաշ, տռփական, մարմնական. պղնձի (ըստ քիմիականաց):

Venérous վինի՛րիըս ած. Վաւաշ, պագշոտ, հեշտասէր, անառակ:

Vénery վէ՛նըրի գ. Որսորդութիւն, որս, զբօսանք որսոյ. վաւաշ տռփանք, հեշտացանկութիւն:

Veneséction վինիսէ՛քշըն գ. Երակահատութիւն, հանելն զարիւն յերակէ:

Véney վէ՛նի գ. Դարձ կամ շրջան 'ի սուսերախաղութեան:

To Venge վէնճ բ, ն. Վրէժ խնդրել, առնուլ զվրէժ:

Véngeable վէ՛նճէպըլ ած. Վրէժխնդիր, չարայուշ, քինաւոր:

Véngeance վէ՛նճէնս գ. Վրէժ, քէն, վրէժխնդրութի՛ւն. պատաս, տագնապ, սաստկութիւն:

Véngeful վէ՛նճֆուլ ած. Վրէժխնդիր, վրիժառու, չարայուշ, ոխերիմ, ոխակալ:

Véniable, Vénial վի՛նիէպըլ, վի՛նիըլ ած. Ներելի, արժանի թողութեան, թեթեւ. թոյլ տուեալ, օրինաւոր, անբասիր:

Vénialness վի՛նիըլնէս գ. Լինելն արժանի թողութեան:

Vénison վէ՛նզըն, վէ՛նիզըն գ. Որս վայրի, միս վայրի որսոյ:

Vénom վէ՛նըմ գ. Թոյն, դեղ մահու:

To Vénom, բ, ն. Դեղել, թունաւորել, դեղակուր առնել:

Vénomous վէ՛նըմըս ած. Թունաւոր, թունալից. չար, վնասակար, մահացու, մահաւիթ, կործանական, խայթիչ:

Vénomously վէ՛նըմըսլի մ. Թունով. չարաչար, սաստկմամբ:

Vénomousness վէ՛նըմըսնէս գ. Թունաւորութիւն, չարութիւն:

Vent վէնթ գ. Ծակ, շնչամուտ, անցք. օդ, շնչառութիւն. ծանօթութիւն, լուր. բացուած. արձակումն, թափումն. վաճառումն, վաճառ:

To Vent, բ, ն. Ծակել, բանալ, թողուլ ծակ կամ բացուած, տալ անցս օդոյ. արտայայտել, ցուցանել. ասել, պատմել, արտաբերել. արձակել, հանել, թափել, հեղուլ. լսելի առնել, հռչակել, քարոզել, հրատարակել. վաճառել, հանել 'ի վաճառ:

To Vent, բ, չ. Փնչել, ձգել զօդ:

Véntail վէ՛նթէյլ գ. Մասն ինչ սաղաւարտի:

Ventánna վէնթէ՛ննէ գ. Շնչամուտ, պատուհան, ծակ:

Vénter վէ՛նթըր գ. Խոռոչ, խորք, փոր. արգանդ, մայր:

Véntiduct վէ՛նթիտըքթ գ. Շնչամուտ, անցք շնչոյ կամ օդոյ, ծակ:

To Véntilate վէ՛նթիլէյթ բ, ն. Պարզել կամ տարածել հողմոյ, հովել կամ տարուբերել հողմով, փոխել զօդն. հովահարել. յուզել, քննել:

Ventilátion վէնթիլէ՛յշըն գ. Տարածումն հողմոյ, հովահարութիւն. շունչ, արտաբերութիւն, հնչիւն, բարբառ. զովացումն:

Ventilátor վէնթիլէ՛յթըր գ. Օդափոխ մեքենայ:

Véntricle վէ՛նթրիքըլ գ. Փոր, խախացոյ, ստամոքս. խոռոչ, խորք ('ի մարմնի):

Ventríloquist վէնթրի՛լօքուիսթ գ. Որովայնախօս կամ որովայնակոչ:

Vénture վէ՛նչուր գ. Վտանգ, արկած, պատահար. անցք, դէպք, դիպուած, պատահումն, բաղդ, վիճակ: At a –, ըստ դիպաց, ըստ պատահման, բաղդով, վիճակաւ:

To Vénture, բ, չ. Համարձակիլ, յանդգնիլ. տալ կամ արկանել զանձն 'ի վտանգ, դիմագրաւ լինել: – at, on, upon, դիմագրաւ լինել, տալ կամ արկանել զանձն, ձեռնարկել, ձեռն արկանել, խոստանալ, յանձն առնուլ:

To Vénture, բ, ն. Արկանել 'ի վտանգ. առաքել ըստ պատահման կամ բաղդով:

Vénturer վէ՛նչուրըր գ. Դիմագրաւ, որ արկանէ զանձն 'ի վտանգ:

Vénturesome վէ՛նչուրսըմ ած. Յանդուգն, յանձնապաստան:

Vénturesomely վէ՛նչուրսըմլի մ. Յանդուգն, յանձնապաստան:

Vénturous վէ՛նչուրըս ած. Յանդուգն, յանձնապաստան, դիմագրաւ, անվեհեր, համարձակ:

Vénturously վէ՛նչուրըսլի մ. Յանդուգն, յանձնապաստան, համարձակ, անվեհեր:

Vénturousness վէ՛նչուրըսնէս գ. Յանդգնութիւն, յանձնապաստանութիւն:

Verácious վիրէ՛յշըս ած. Ճշմարիտ, ճշմարտախօս, ճշմարտասէր, անկեղծ:

Verácity վիրէ՛սիթի գ. Ճշմարտութիւն, ճշմարտախօսութիւն, անկեղծութիւն, հաւատարմութիւն:

Verb վըրպ գ. Բայ:

Vérbal վը՛րպըլ ած. Անգիր, կենդանի ձայնիւ, բանիւ բերանոյ. բազմաբան, շատախօս. հաստատեալ 'ի բանս կամ 'ի բառս. բառական, բառ առ բառ. բայ անուն. կարի խիթ ճիշդ 'ի բանս, բանակաւ:

Verbálity վըրպէ՛լիթի գ. Բառք կամ բանք եւեթ, գրաւոր իմաստ:

Vérbally վը՛րպըլլի մ. Բանիւ, բերանով, բանիւ բերանոյ, կենդանի ձայնիւ, անգիր.

բառ առ բառ, բան առ բան, ըստ բառին:

Verbátim վէրպէ́յթիմ մ. Բառ առ բառ, բան առ բան:

To Vérberate վէ́րպէրէյթ բ, ն. Գան հարկանել, հարկանել, գանել:

Verberátion վէրպէրէ́յշըն գ. Գան, հարուած, բաղխիւն:

Verbóse վէրպօ́ս ած. Բազմաբան, երկարաբան, շատախօս:

Verbósity վէրպօ́սիթի գ. Բազմաբանութիւն, աւելաբանութիւն, շատախօսութի՛ւ, երկարութիւն բանից, ճառատանք:

Vérdant վէ́րտէնթ ած. Կանաչ. դալար, դալարազուարճ:

Vérderer վէ́րտէրըր գ. Անտառապետ, պահապան անտառի:

Vérdict վէ́րտիքթ գ. Վճիռ, դատաստան, դատավճիռ. կարծիք, թուիք:

Vérdigris վէ́րտիկրիս գ. Ժանգ պղնձոյ:

Vérditer վէ́րտիթըր գ. Կանաչ պրասագոյն:

Vérdure վէ́րճիւր գ. Դալարութիւն, կանաչութիւն:

Vérdurous վէ́րճիւրըս ած. Դալար, դալարացեալ, դալարադեղ, կանաչ:

Verecúnd վէրիքը́նտ ած. Ամօթխած, պարկեշտ:

Verge վէրճ գ. Գաւազան. ծայր, ծագ, սպառուած, կատարած, եզր, սահման. սահման իշխանութեան:

To Verge, բ, չ. Հակիլ, մօտել, խոնարհիլ, բերիլ, դիմել, գնալ:

Vérger վէ́րճըր գ. Գաւազանակիր իշխանաւորաց:

Verídical վէրի́տիքէլ ած. Ճշմարտախօս, [ճշմարիտ:

Verificátion վէրիֆիքէ́յշըն գ. Ստուգութիւն, ճշմարտութիւն, ճշդրտումն, ցուցումն:

Vérifier վէ́րիֆայըր գ. Ստուգիչ, հաստատիչ, վկայ:

To Vérify վէ́րիֆայ բ, ն. Ճշմարտել, ստուգել, հաստատել:

Vérily վէ́րիլի մ. Ճշմարտիւ, ստուգիւ, այո, արդարեւ, ճշմարիտ, ապաքէն, կարի յիրաւի:

Verisímilar, Verisímilous վէրիսի́միլըր, վէրիսի́միլըս ած. Ճշմարտանման, հաւանական:

Verisimílitude, Verisimílity վէրիսիմի́լիթիուտ, վէրիսիմի́լիթի գ. Ճշմարտանմանութիւն, հաւանականութիւն, երեւոյթ ճշմարտութեան:

Véritable վէ́րիթէպլ ած. Ճշմարիտ, ըստոյգ, հաւաստի, անշուշտ:

Véritably վէ́րիթէպլի մ. Ճշմարտիւ, ըստուգիւ, հաւաստեաւ, արդարեւ:

Vérity վէ́րիթի գ. Ճշմարտութիւն, ըստուգութիւն, հաւաստութիւն:

Vérjuice վէ́րճուս գ. Աղօխաջուր կամ թթու ջուր:

Vermicélly վէրմիսէ́լլի գ. Ազգ ինչ մանրաթել գդմաճից, թելաձայս (տճ. շէհրիյէ):

Vermícular վէրմի́քիուլըր ած. Զեռնական, սողնական, ոլորապտոյտ:

To Vermículate վէրմի́քիուլէյթ բ, ն. Կիտուածաձեւ կամ բազմամանուած յօրինել:

Vermiculátion վէրմիքիուլէ́յշըն գ. Ոլորապտոյտ շրջան, սողնական շարժումն:

Vérmicule վէ́րմիքիուլ գ. Որդն փոքրիկ, ճճի, սողուն:

Vermículous վէրմի́քիուլըս ած. Որդնալից, որդնահար:

Vérmiform վէ́րմիֆօրմ ած. Որդնաձեւ, որդնանման:

Vérmifuge վէ́րմիֆիուճ ած. Որդնահալած, սպանիչ որդանց:

Vérmil, Vermílion վէ́րմիլ, վէրմի́լիըն գ. Որդան կարմիր. կինաբարիս, ծծումբ խառնեալ ընդ սնդկի. գոյն կարմրափայլ:

To Vermílion վէրմի́լիըն բ, ն. Ներկել յորդան կարմիր կամ 'ի գոյն կարմիր:

Vérmin վէ́րմին գ. Որդն, ճճի, սողուն, զեռուն:

To Vérminate վէ́րմինէյթ բ, չ. Որդունս եռացուցանել, որդնահար լինել:

Verminátion վէրմինէ́յշըն գ. Արտադրութիւն ճճեաց, ծնունդ որդանց:

Vérminous վէ́րմինըս ած. Որդնալից, որ ունի զորդունս կամ զճճիս:

Vermíparous վէրմի́փէրըս ած. Որդնածին, որ ծնանի որդունս:

Vernácular վէրնէ́քիուլըր ած. Բնիկ, գաւառական, բնածին (ախտ). բնիկ կամ ռամկական (բարբառ):

Vérnal վէ́րնէլ ած. Գարնանային:

Vérnant վէ́րնէնթ ած. Գարնանաբեր, գարնանածին:

Vernílity վէրնի́լիթի գ. Ծառայութիւն, ստրկութիւն, ընդոծնութիւն:

Versabílity, Vérsableness վէրսէպի́լիթի, վէ́րսէպլնէս գ. Դիւրափոփոխութիւն, փոփոխականութիւն:

Vérsal վէ́րսէլ ած. Ողջոյն, բովանդակ, համօրէն, ընդհանուր:

Vérsatile վէ́րսէթիլ ած. Դիւրադարձ, դիւրաշրջիկ. դիւրափոփոխ, անհաստատ, յեղյեղուկ:

Vérsatileness, Versatílity վէ́րսէթիլնէս, վէրսէթի́լիթի գ. Դիւրադարձութիւն, դիւրաթեքութիւն. փոփոխականութիւն, անհաստատութիւն:

Verse վէրս գ. Ոտանաւոր բան, տող, տողաչափութիւն. տող, տուն կամ համար (գրոց). քերթուած, քերթողութիւն, բանաստեղծութիւն:

To Verse, բ, ն. Տողաչափել, երգել ոտանաւոր բանիւ, նուագել:

Vérsed վէրստ ած. Վարժ, հմուտ, փորձ, տեղեակ:

Vérseman վէրսմէն գ. Տողաչափ, քերթող:

Vérsicle վէրսիքըլ գ. Համառօտ տող:

Versificátion վէրսիֆիքէյշըն գ. Տողաչափութիւն, քերթողութիւն:

Versificátor, Vérsifier վէրսիֆիքէյթըր, վէրսիֆայըր գ. Տողաչափ, քերթող, բանաստեղծ:

To Vérsify վէրսիֆայ բ, չ. Յօրինել կամ տողել ոտանաւորս:

To Vérsify, բ, ն. Տողաչափել, երգել կամ պատմել ոտանաւոր բանիւ:

Vérsion վէրշըն գ. Փոփոխութիւն, փոխարկութիւն. անցք, խոտորումն, դարձ. Թարգմանութիւն, փոխաբերութիւն:

Vert վէրթ գ. Ծառաստունկք, մայրք անտառի:

Vértebral վէրթիպրէլ ած. Ողնական:

Vértebre վէրթիպըր գ. Ողն, ողնք միջնողին:

Vértex վէրթէքս գ. Գագաթնակէտ, կէտ գագաթան, զենիթ. գագաթն, գլուխ, բարձրութիւն:

Vértical վէրթիքէլ ած. Գագաթնահայեաց. ուղղահայեաց առ եղերս:

Verticálity վէրթիքէլիթի գ. Գագաթնահայեցութիւն:

Vértically վէրթիքէլլի մ. Գագաթնահայեաց, 'ի կիտի գագաթան:

Verticíllate վէրթիսիլլէյթ ած. Բոլորշի (ծաղիկ):

Vertícity վէրթիսիթի գ. Երջան, պտոյտ, պարբերութիւն:

Vertíginous վէրթիճինըս ած. Պարբերական, շրջաբերական. որ ունի զպտոյտ գըլխոյ:

Vértigo վէրթիկօ գ. Պտոյտ գլխոյ:

Vérvain, Vérvine վէրվին գ. Աղաւնիճ (խոտ):

Véry վէրի ած. Ճշմարիտ, ստոյգ, հաւաստի, հարազատ, նոյն ինքն, իրապէս, քաջ. սաստիկ, կարի, յոյժ:

Véry, մ. Կարի, կարի իմն, յոյժ, յոյժ յոյժ, քաջ, կարի քաջ:

To Vésicate վէսիքէյթ բ, ն. Դնել կամ մածուցանել զխարանադեղ:

Vesicátion վէսիքէյշըն գ. Խարան:

Vesícatory վիսիքէթըրի գ. Խարանադեղ:

Vésicle վէսիքըլ գ. Փամփուշտ:

Vesícular վիսիքիուլէր ած. Փամփշտական, դատարկ, օդալից:

Vésper վէսփըր գ. Գիշերավար:

Véspers վէսփըրզ գ. Երեկոյեան ժամ աղօթից կամ ժամերգութիւն:

Véspertine վէսփըրթայն ած. Երեկոյեան, երեկորին:

Véssel վէսսէլ գ. Անօթ, աման, ընդունարան, նաւ, նաւակ:

To Véssel, բ, ն. Ամանել, դնել յաման, արկանել յանօթ:

Vest վէսթ գ. Զգեստ, պատմուճան:

To Vest, բ, ն. Զգեցուցանել, պճնել, զարդարել. զգեցուցանել կամ արկանել պատմուճան. տալ 'ի ձեռս զիշխանութիւն, տէր կացուցանել:

Véstal վէսթէլ գ. Վեստեան կուսան. կոյս, կուսան:

Véstal, ած. Վեստեան, կուսական, անարատ:

Véstibule վէսթիպիուլ գ. Գաւիթ, վայրադաւիթ:

Véstige վէսթիճ գ. Հետք, կնիք ոտից:

Véstment վէսթմէնթ գ. Զգեստ, հանդերձ, ձորձ:

Véstry վէսթրի գ. Զգեստատուն, աւանդատուն. ժողով արարեալ յաւանդատան եկեղեցւոյ:

Vésture վէսչիուր գ. Զգեստ, ձորձ, հանդերձ, ագանելիք. տարազ, ձեւ, կերպարան:

Vetch վէչ գ. Վիկն (ունդ):

Vétchy վէչի ած. Վիկնեայ, որ ունի ըզվիկն:

Véteran վէթըրէն գ. Զինուոր հնաւուրց, այր քաջակիրթ:

Véteran, ած. Հնաւուրց, բազմամեայ, քաջակիրթ:

Veterinárian վէթէրինէրիէն գ. Բժիշկ անասնոց, ձիաբոյժ, անասնաբոյժ:

To Vex վէքս բ, ն. Տանջել, նեղել, չարչարել. լլկել, տառապեցուցանել, աշխատ ունել. խռովել, յուզել, ալեկոծել. գրգռել, զայրացուցանել:

To Vex, բ, չ. Նեղիլ, տանջիլ, տառապիլ, ցաւիլ:

Vexátion վէքսէյշըն գ. Վիշտ, նեղութիւն, տառապանք, անձկութիւն. լլկանք, հարստահարութիւն, զըկանք:

Vexátious վէքսէյշըս ած. Նեղիչ, տառապեցուցիչ, տանջողական. վշտագին. ցաւագին, լի տառապանօք, յոգնատանջ. անհանգիստ:

Vexátiously վէքսէյշըսլի մ. Վշտօք, տառապանօք, չարաչար, յանհնարինս:

Vexátiousness վէքսէյշըսնէս գ. Նեղութիւն, տառապանք, անհանգստութիւն:

Véxer վէ՛գսըր գ. Նեղիչ, տանջիչ, վըշտացնիչ, հալածիչ:

Vial վայըլ գ. Անօթ ապակի, ապակի, շիշ:

To Víal, բ, ն. Արկանել յանօթ ապակի կամ 'ի շիշ:

Víand վա՛յընտ գ. Կերակուր, խահք:

Viáticum վայէ՛թիքըմ գ. Պաշար ճանապարհի. վերջին թօշակ հոգեվարաց:

To Víbrate վա՛յպրէյթ բ, ն. Ճօճել, շողացուցանել, արձակել. շարժել, սասանել:

To Víbrate, բ, չ. Ճօճել, շողալ. շարժիլ, սասանիլ, դողդոջել, թրթռիլ:

Vibrátion վայպրէ՛յշըն գ. Արձակումն, ձգումն. ճօճումն, թրթռումն:

Vícar վի՛քըր գ. Ժողովրդապետ. փոխանորդ, փոխանակ, աթոռակալ:

Vícarage վի՛քըրէճ գ. Ժողովրդապետութիւն:

Vicárious վայքէ՛յրիըս ած. Կարգեալ, երկրորդ, փոխանորդ:

Vicarshíp վի՛քըրշիփ գ. Փոխանորդութիւն, տեղակալութիւն:

Vice վայս գ. Մոլութիւն, ախտ. թերութիւն, յանցանք, մեղք, չարիք. միմոս, խեղկատակ. մամլակ արուեստաւորաց. բուռն:

Viceádmiral վայսէ՛տմիրըլ գ. Փոխանակ ծովապետի. հրամանատար 'ի նաւի:

Viceádmiralty վայսէ՛տմիրըլթի գ. Իշխանութիւն փոխանակի ծովապետին:

Viceágent վայսէ՛յճէնթ գ. Փոխանակ գործակալի, փոխանորդ:

Vicechánecellor վայսչէ՛նսէլլըր գ. Փոխանակ դպրապետի:

Vicegérency վայսճի՛րէնսի գ. Երեսփոխանութիւն, փոխանորդութիւն, տեղակալութիւն:

Vicegérent վայսճի՛րէնթ գ. Երեսփոխան, փոխանորդ, եանեղակալ:

Vicegérent, ած. Երեսփոխան, փոխանակ, եանեղակալ:

Vícenary վա՛յսէնըրի ած. Քսան թուոյ:

Víceroy վա՛յսրոյ գ. Փոխարքայ, երկրորդ արքայի, եպարքոս:

Víceroyalty վա՛յսրոյըլթի գ. Փոխարքայութիւն, եպարքոսութիւն:

Vícinage վի՛սինէճ գ. Մերձակայ վայր կամ սահման, դրացութիւն:

Vicínal, Vicíne վիսի՛նըլ, վիսա՛յն ած. Մերձաւոր, մօտակայ, հպաւոր:

Vicínity վիսի՛նիթի գ. Մերձաւորութիւն, հպաւորութիւն. դրացութիւն:

Vícious վի՛շըս ած. Տես Vitious.

Vicíssitude վիսի՛սսիթիուտ գ. Յաջորդութիւն, կարգ, շրջան. փոփոխութիւն, փոփոխումն, փոխանակութիւն:

Víctim վի՛քթիմ գ. Զենլի, զոհ. պատարագ:

Víctor վի՛քթըր գ. Յաղթող, յաղթական:

Victórious վիքթօ՛րիըս ած. Յաղթական. յաղթող, քաջայաղթ:

Victóriously վիքթօ՛րիըսլի մ. Յաղթութեամբ, յաղթանակաւ:

Victóriousness վիքթօ՛րիըսնէս գ. Յաղթականութիւն, քաջայաղթութիւն:

Víctory վի՛քթըրի գ. Յաղթութիւն, յաղթանակ:

Víctress վի՛քթրէս գ. Կին քաջայաղթ:

Víctual վի՛թըլ գ. Պարէն, պաշար, դարման, կերակուր:

To Víctual, բ, ն. Պատրաստել պաշարս, դտանել զկերակուր:

Víctualler վի՛թըլըր գ. Որ պատրաստէ պաշարս, համբարածու. որ տայ կերակուր, պանդոկապետ, վանատուր:

Vidélicet վիտէ՛լիսէթ մ. Այսինքն, իմա:

To Vie վայ բ, ն. Հրաւիրել, ձայն տալ, յառաջ կոչել:

To Vie, բ, չ. Ընդդէմ կալ, հակառակիլ, կռուիլ. ջան գործել, նկրտիլ, մրցիլ:

View վիու գ. Տեսիլ, պատկեր. տեսութիւն, հայեցումն. հայեցուած. տեսանելիք, աչք, ակն. տեսութիւն, դիտողութի. զննութիւն. հեռաւորութիւն կամ միջոց տեսութեան աչաց. երեւոյթ, ցոյց, արտաքին նշան. վախճան, նպատակ, դիտումն, կամք, հանդէս (զօրաց):

To View, բ, ն. Դիտել, լրտեսել, զննել, հանդէս առնել. տեսանել:

Viéwer վի՛ուըր գ. Տեսող, դիտող, զննող:

Viéwless վի՛ուլէս ած. Անտես, անզններելի, աներեւոյթ:

Vígil վի՛ճիլ գ. Հսկումն կամ նախընթաց պահք տօնից. նախատօնակ. արթնութիւն, հսկումն, սթնութիւն:

Vígilance, Vígilancy վի՛ճիլէնս, վի՛ճիլէնսի գ. Արթնութիւն, սթնութիւն. փոյթ, խնամ, զգուշութիւն. պահպանութիւն, պահ, պահապանք:

Vígilant վի՛ճիլէնթ ած. Արթուն, հըսկող, աչալուրջ, զգաստ, զգոյշ, փոյթ, փութաջան. մտադիր:

Vígilantly վի՛ճիլէնթլի մ. Արթնութք, զգաստութեամբ. զգուշութեամբ, աչալրջութեամբ, փութով, մնդագոյնս:

Vígorous վի՛կըրըս ած. Ուժեղ, զօրեղ, հզօր, բուռն, ուժգին, ժիր, կորովի:

Vígorously վի՛կըրըսլի մ. Հզօրեղապէս, արիաբար, կորովաբար, ուժգին:

Vígorousness վի՛կըրըսնէս գ. Ուժեղութիւն, զօրեղութիւն, զօրութիւն, կորովութիւն, քաջութիւն:

Vígour վի՛կըր գ. Զօրութիւն, կար, ուժեղութիւն, ժրութիւն, առուգութիւն. ուժգնութիւն. սաստկութիւն, աղդուութիւն:

Vile վա՛յլ ած. Անարգ, նուաստ, չնչին, արհամարհ, յետին, խոտան, վատթար, նկուն, անպիտան, մնոտի:

Víled վա՛յլտ ած. Նախատական, թշնամանալից,

Vílely վա՛յլլի մ. Անարգաբար, նուաստութեամբ, վատութեամբ, անչքութբ:

Víleness վա՛յլնէս գ. Անարգութիւն, նըւաստութիւն, ցածութիւն, վատթարութիւն, անպիտանութիւն. վատութիւն:

Vílifier վի՛լիֆայըր գ. Անարգօղ, նուաստացուցիչ:

To Vílify վի՛լիֆայ բ, ն. Անարգել, արհամարհել, խոտել, անգոսնել, նուաստացուցանել, վատանուն առնել:

Vill վիլ գ. Գիւղ, շէն:

Vílla վի՛լլէ գ. Ամարանոց, տուն կամ ապարանք ազնուականաց 'ի գեղջ:

Víllage վի՛լլէճ գ. Գիւղ, ագարակ, աւան, դաստակերտ, շէն: [կան:

Víllager վի՛լլէճըր գ. Գիւղական, շինա-

Víllagery վի՛լլէճըրի գ. Սահման գեղջ կամ աւանի:

Víllain վի՛լլէն գ. Գեղջուկ, շինական, գիւղական. անզգամ, չար, յոռի, ամբարդի, վայրագ, անօրոյ, սրիկայ:

Víllanage վի՛լլէնէյճ գ. Վիճակ գիւղականաց, գեղջկութիւն. նախատինք, վատ անուն, արհամարհութիւն:

To Víllanize վի՛լլէնայզ բ, ն. Անարգել, արհամարհել, նուաստացուցանել:

Víllanous վի՛լլէնըս ած. Գեղջուկ. բիրտ, սոպր, ամբարդի. անարգ, նուաստ, անպիտան, անարժան:

Víllanously վի՛լլէնըսլի մ. Գեղջկօրէն, շինականագոյն, ամբարդութեամբ. անարգաբար, չարաչար:

Víllanousness վի՛լլէնըսնէս գ. Գեղջկութիւն, բրտութիւն, ամբարդութիւն:

Víllany վի՛լլէնի գ. Բրտութիւն, ամբարդութիւն, անզթութիւն, վայրագութիւն. չարութիւն, անզգամութիւն, անիրաւութիւն:

Villátic վիլլէ՛թիք ած. Գեղջկական, գեղջ, շինական, վայրի:

Vílli վի՛լլայ գ. Մանրաթելք, աղուամազք:

Víllous վի՛լլըս ած. Թաւ, թաւամազ:

Vimíneous վայմի՛նիըս ած. Յօրինեալ յոստոց ուռենւոյ կամ կնիւնոյ:

Víncible վի՛նսիպըլ ած. Յաղթելի, պարտելի, նուաճելի:

Víncibleness վի՛նսիպըլնէս գ. Լինելն յաղթելի:

Víncture վի՛նքչիուր գ. Կապանք, յօդ:

Vindémial վինտի՛միըլ ած. Կթոց այգեաց:

To Vindémiate վինտի՛միէյթ բ, չ. Կթել. քաղել, ժողովել:

Vindemiátion վինտիմիէ՛յշըն գ. Կութք այգեաց, այգեկութք:

To Víndicate վի՛նտիքէյթ բ, ն. Վրէժխնդրել, առնուլ զվրէժ, քինախնդիր լինել. գրաւել, սեպհականել, առնուլ. պաշտպանել, ջատագովել, պաշտպան կալ, արդարացուցանել:

Vindicátion վինտիքէ՛յշըն գ. Պաշտպանութիւն, ջատագովութի, վրէժխնդրութի:

Vindícative վինտի՛քէթիվ ած. Վրէժխնդիր, վրիժասէր, չարայուշ, ոխակալ, ոխերիմ:

Vindicátor վինտիքէ՛յթըր գ. Վրէժխնդիր, վրիժահան, պաշտպան, ջատագով:

Víndicatory վի՛նտիքէթըրի ած. Վրէժխնդիր, քինախնդիր, պատժական. պաշտպան, արդարացուցիչ:

Vindíctive վինտի՛քթիվ ած. Վրիժասէր. չարայուշ, ոխակալ, քինախնդիր:

Vine վայն գ. Որթ (խաղողոյ):

Vinefrétter վայնֆրէ՛թըր գ. Թրթուր որ ուտէ զտերեւս որթոյ:

Vínegar վի՛նիկըր գ. Քացախ. թթու կամ բարկ ինչ:

Víneyard վի՛նեէրտ գ. Այգի, այգեստան:

Vínous վա՛յնըս ած. Գինւոյ, 'ի գինւոյ, գինելից:

Víntage վի՛նթէճ գ. Կութք, ժամանակ կթոց:

Víntager վի՛նթէճըր գ. Կթող այգեաց, այգեկութ:

Víntner վի՛նթնըր գ. Գինեվաճառ:

Víntry վի՛նթրի գ. Կապելլան կամ տուն գինեվաճառի:

Víol վա՛յըլ գ. Ջութակ, աղէյարմար նըւագարան:

Víolable վա՛յօլէպըլ ած. Ապականելի, վնասելի, բռնաւորելի:

Violáceous վայօլէ՛շըս ած. Մանուշակագոյն:

To Víolate վա՛յօլէյթ բ, ն. Ապականել, եղծանել, խախտել, վնասել, աղտոտել. քակել, լուծանել, զանցանել, խոտել, անարգել. ապականել, պղծել. բռնաբարել, տառապեցուցանել, լքել. կորզել, յափշտակել:

Violátion վայօլէ՛յշըն գ. Լուծումն, ցըրումն, զրժումն, բռնաբարութիւն, պըղծութիւն, յափշտակութիւն:

Violátor վայօլէ՛յթըր գ. Լուծիչ, յանցաւոր. բռնաբարիչ, ապականիչ:

Víolence վա՛յօլէնս գ. Բռնութի, բուռն.

հալածանաւորութիւն, անիրաւութիւն. ուժգնութիւն, սաստկութիւն. բռնադատութիւն, հարկ. բռնաբարութիւն, լուծումն. պղծութիւն, ապականութիւն, յափշտակութիւն:

Víolent վայօլէնթ ած. Բուռն, ուժգին, սաստիկ, զօրաւոր. բռնի. բռնադատ, բռնադատեալ, ակամայ. խիստ, անիրաւ:

Víolently վայօլէնթլի մ. Բռնաբար, բռնի, ուժգին, յանկարծ, չարաչար:

Víolet վայօլէթ գ. Մանուշակ:

Víolin վայօլին գ. Քնար չորեքաղեան:

Víolist վայօլիսթ գ. Քնարահար:

Violoncéllo վիօլօնչէլլօ գ. Քնար ստուարաձայն:

Víper վայփըր գ. Իժ. ժանտագործ, վնասակար:

Víperine վայփըրայն ած. Իժային, իժի:

Víperous վայփըրըս ած. Իժային, իժանման:

Virágo վիրէյկօ գ. Կին այրասիրտ, առնացուհի. կին ժանտ:

Vírelay վիրիլէյ գ. Տաղերգութիւն ինչ առ նախնիս, երգ ինչ սիրոյ:

Vírent վայրէնթ ած. Կանաչ, դալարի, առոյգ:

Virge վըրճ գ. Գաւազան իշխանաւորի:

Vírgin վըրճին գ. Կոյս, կուսան, աղջիկ. անծին. անխառն, անմերձ, անգործ. կոյս (համաստեղութիւն):

Vírgin, ած. Կուսական, մաքուր օրիորդի, պարկեշտ, անծեխած:

To Vírgin, բ, ն. Կոյս կամ պարկեշտ ձեւանալ, պատկառել:

Vírginal վըրճինէլ ած. Կուսական:

Vírginal, գ. Նուագարան ինչ յօրինեալ 'ի լարից:

To Vírginal, բ, լ. Հարկանել իբրեւ ըզնուագարան աղէյարմար:

Virgínity վըրճինիթի գ. Կուսութիւն:

Vírile վայրիլ ած. Այրական, արական, առն, արի, քաջ, հզօր:

Virílity վիրիլիթի, վայրիլիթի գ. Այրութիւն, արութիւն. ծննդական զօրութիւն:

Virtú վիրթու գ. Ճաշակ (գեղեցիկ արուեստից). քննասիրութիւն. չքնաղ իրք:

Vírtual վըրթիուէլ ած. Զօրութենական:

Virtuálity վըրթիուէլիթի գ. Զօրութենականութիւն, կարողութիւն:

Vírtually վըրթիուէլլի մ. Զօրութեամբ, զօրութենաբար:

Vírtue վըրթիու գ. Առաքինութիւն. ոյժ, զօրութիւն, ազդուութիւն, յատկութիւն. արութիւն, քաջութիւն. ազնուութիւն, լաւութիւն, վսեմութիւն. զօրութիւնք (հրեշտակաց):

Vírtueless վըրթիուլէս ած. Անզօր յառաքինութենէ. անզօր, ակար, առանց ազդեցութեան:

Virtuóso վըրթիուօսօ գ. Քաջ արուեստագէտ, հմուտ պատուական արուեստից:

Vírtuous վըրթիուըս ած. Առաքինի, առաքինասէր. ազնիւ, քաջ, ընտիր. ազդու, զօրեղ. պարկեշտ, ողջախոհ:

Vírtuously վըրթիուըսլի մ. Առաքինաբար, առաքինօրէն, առաքինութեամբ. արիաբար, քաջապէս:

Vírtuousness վըրթիուըսնէս գ. Առաքինութիւն, առաքինասէր բարք:

Vírulence, Vírulency վիրիուլէնս, վիրիուլէնսի գ. Ապականութիւն, ժանտութիւն, չարութիւն:

Vírulent վիրիուլէնթ ած. Ժահրալից, չարաւալից, նենգաւոր, թունաւոր. ժանտ, ապականիչ, ապականարար, չարասէր:

Vírulently վիրիուլէնթլի մ. Ժանտութեամբ, չարութեամբ, ապականութեամբ:

Vísage վիզէճ գ. Երես, դէմք, տեսիլ գլխոյ, կերպարան:

To Víscerate վիսըրէյթ բ, ն. Թափել զփորոտին կամ զաղիս:

Víscid վիսիտ ած. Խժային, մածուցիկ, կաւական, թանձր:

Viscídity վիսիտիթի գ. Խժային հանգամանք, կաւականութիւն, թանձրութիւն:

Viscósity վիսքօսիթի գ. Թանձրութիւն. խժային կամ մածուցիկ նիւթ:

Víscount վայքաունթ գ. Փերակոմս:

Víscountess վայքաունթէս գ. Փերակոմսուհի:

Víscous վիսքըս ած. Խժային, սաողային, մածուցիկ, կաւական, թանձր:

Visibílity վիզիպիլիթի գ. Տեսանելութիւն, երեւելութիւն, լինելն տեսանելի կամ երեւելի:

Vísible վիզիպլ գ. Տեսանելի ինչ:

Vísible, ած. Տեսանելի, զննելի. երեւելի, յայտնի, ակներեւ:

Vísibleness վիզիպլնէս գ. Լինելն տեսանելի կամ երեւելի:

Vísibly վիզիպլի մ. Երեւելապէս. ակներեւ, յայտնապէս:

Vísion վիժըն գ. Տեսութիւն, տեսողութիւն, տեսողական կարողութիւն. տեսութիւն, հայեցուած. տեսիլ, անուրջք, յայտնութիւն. ցնորք, տեսիլ առ աչօք ինչ երազ:

Vísionary վիժընէրի ած. Երազատես, երազապատում. երեւակայական. առ աչօք, ունայն:

Vísionary, Vísionist վիժընէրի, վիժընիսթ գ. Երազատես, երազապատում:

Vísit վիզիթ գ. Այց, այցելութիւն:

To Vísit, բ, ն. Յայց ելանել, այց առնել. հաստուցանել. պատժել. քննել, տեսանել:

To Vísit, բ, չ. Յայց ելանել, այց առնել, գնալ 'ի տես կամ 'ի գնին:

Vísitable վիզիթէպլ ած. Որում մարթ է յայց ելանել, արժանի այցելութեան:

Vísitant վիզիթէնթ գ. Այցելու:

Visitátion վիզիթէյշըն գ. Այց, այցելութիւն. հանդէս, քննութիւն, դատաստան. վրէժխնդրութիւն, պատիժ կամ պատուհաս 'ի տեառնէ:

Visitatórial վիզիթէթօրիէլ ած. Այցելուի կամ դատաւորի, քննողական:

Vísiter վիզիթըր գ. Այցելու, այցողտախկան, դատաւոր. քննիչ:

Vísive վայսիվ ած. Տեսողական:

Vísor վիզըր գ. Պահպանակ երեսաց, դիմակ, պատրուակ:

Vísored վիզըրտ ած. Դիմակաւոր, պատրուակեալ: [կեր:

Vísta վիսթէ գ. Տեսիլ, երեւոյթ, պատ-

Vísual վիժիուէլ ած. Տեսողական, տեսութեան:

Vítal վայթէլ ած. Կենսական, կենդանական, պահպանիչ կենաց, կենսատու, կենդանատու. կենսաւոր, կենդանի. կարեւոր, էական:

Vitálity վայթէլիթի գ. Կեանք, կենդանութիւն:

Vítally վայթէլլի մ. Կենսօրէն, կենդանապէս:

Vítals վայթէլզ գ. Կենսական մասունք:

To Vítiate վիշիէյթ բ, ն. Աղտեղել, ապականել, աղաւաղել, եղծանել, խանգարել:

Vitiátion վիշիէյշըն գ. Ապականութիւն, եղծումն, խանգարումն:

Vitiósity վիշիօսիթի գ. Ախտաւորութիւն, մոլութիւն, մոլեկանութիւն, ապականութիւն, չարութիւն:

Vítreous վիթրիըս ած. Ապակեղէն, ապակի, ապականման:

Vítreousness վիթրիըսնէս գ. Ապականմանութիւն:

Vítrificable վիթրիֆիքէպլ ած. Զոր մարթ է, փոխել յապակի:

To Vitríficate վիթրիֆիքէյթ բ, ն. Փոխել կամ դարձուցանել յապակի:

Vitrificátion վիթրիֆիքէյշըն գ. Փոխարկումն յապակի:

To Vítrify վիթրիֆայ բ, ն. Փոխարկել կամ դարձուցանել յապակի:

To Vítrify, բ, չ. Փոխիլ կամ դառնալ յապակի:

Vítriol վիթրիըլ գ. Արջասպ:

Vítriolate, Vítriolated վիթրիօլէյթ, վիթրիօլէյթէտ ած. Արջասպախառն, արջասպային:

Vitriólic, Vítriolous վիթրիօլիք, վիթրայօլըս ած. Արջասպային, արջասպական, արջասպախառն:

Vítuline վիչիուլայն ած. Որթու կամ երնջոյ:

Vitúperable վիթիուփըրէպլ ած. Պախարակելի, անգոսնելի, դարվելի:

To Vitúperate վիթիուփըրէյթ բ, ն. Պախարակել, անգոսնել, դարվել:

Vituperátion վիթիուփըրէյշըն գ. Պախարակումն, լուտանք, պարսաւ:

Vivácious վիվէյշըս, վայվէյշըս ած. Երկարատեւ, երկարակեաց. կենդանի, առողջ, առոյգ, կայտառ, աշխոյժ:

Vivácionsness, Vivácity վիվէյշըսնէս, վիվէսիթի գ. Աշխոյժք, կայտառութիւն. երկար տեւողութիւն կամ կեանք. կենդանութիւն, զօրութիւն:

Vívary վայվըրի գ. Տեղի կամ փակարան կենդանեաց:

Vive վայվ ած. Կենդանի, հզօր, ազդու, զօրաւոր:

Vívency վայվէնսի գ. Կենդանութիւն, կեանք:

Víves վայվըզ գ. Ախտ կամ ուռոյց ինչ ձիոյ:

Vívid վիվիտ ած. Կենդանի, առողջ, առոյգ, աշխոյժ, կայտառ, զուարթ. պայծառ, զուարթադէմ, անթարշամ:

Vívidly վիվիտլի մ. Զուարթագոյնս, պայծառապէս. աշխոյժաբար:

Vívidness վիվիտնէս գ. Կենդանութիւն, աշխոյժք, կայտառութիւն:

Vivífic, Vivífical վայվիֆիք, վայվիֆիքէլ ած. Կենդանարար, կենսատու, կենարար:

To Vivíficate վայվիֆիքէյթ բ, ն. Կենդանացուցանել, կենդանագործել, կենագործել, նորոգել:

Vivificátion վիվիֆիքէյշըն գ. Կենդանագործութիւն, կենագործութիւն:

To Vívify վիվիֆայ բ, ն. Կենդանացուցանել, կենդանագործել, տալ զկեանս, շնչաւորել: [ծին:

Vivíparous վայվիփըրըս ած. Կենդանա-

Víxen վիքսըն գ. Կին աղուեսաբարոյ կամ անզգամ:

Viz վիզ մ. Այսինքն, այս է, խմ:

Vízard վիզըրտ գ. Պահպանակ երեսաց, դիմակ, պատրուակ:

To Vízard, բ, ն. Դիմակս կամ պատրուակ արկանել, պատրուակել:

Vízier վիզիըր գ. Փոխարքայ, եպարքոս

– ship, փոխարքայութիւն, եպարքոսութի:

Vocábulary վօքէպիուլէրի գ. Բառարան, բառագիրք:
Vócal վօ՛քէլ ած. Ձայնաւոր:
Vocálity վօքէ՛լիթի գ. Լինելն ձայնաւոր, ձայն, հնչիւն:
To Vócalize վօ՛քէլայզ բ, ն. Հնչել, տալ ղձայն, արտաբերել հնչմամբ:
Vócally վօ՛քէլլի մ, Բանիւ, ձայնիւ, բերանով, բարբառով:
Vocátion վօքէ՛յշըն գ. Կոչումն աստուածային. կոչումն, հրաւէր. արուեստ, պաշտօն, վիճակ կենաց:
Vócative վօ՛քէթիվ գ. Կոչական (հոլով),
Vociferátion վօսիֆէրէ՛յշըն գ. Ձայն, բարբառ, աղաղակ:
Vocíferous վօսի՛ֆէրըս ած. Մեծաբարբառ, մեծաձայն, բարձրագոչ, բազմաղաղակ:
Vogue վօգ գ. Հաշակ, համբաւ. յաճախ գործածութիւն, արդի սովորութի, ընդունելութիւն հասարակաց, յարգ:
Voíce վօյս գ. Ձայն, հնչիւն, բարբառ, լուր. քուէ ընտրութեան, վիճակ. բան, բառ, ասացուած, բերան:
To Voice, բ, ն. Հաշակ հարկանել, համբաւել:
Vóiced վօ՛յսդ ած. Ձայնեղ, ձայնաւոր:
Vóiceless վօ՛յսլէս ած. Անձայն:
Void վօյդ ած. Դատարկ, Թափուր, ունայն. մնուն, ոչ ինչ. անվաւեր, ընդունայն. զուր, անբաժ. անպատրաստ:
Void, գ. Դատարկ միջոց, դատարկութ:
To Void, բ, ն. Դատարկել, մեկնիլ, Թողուլ. ընկենուլ, արկանել, հեղուլ, Թափել. հանել. բառնալ, ջնջել, եղծանել, խափանել:
To Void, բ, չ. Դատարկիլ, Թափիլ, հոսիլ. ընդունել զհօսեալն: [նելի:
Vóidable վօ՛յդէպըլ ած. Ջնջելի, խափա-
Vóidance վօ՛յդէնս գ. Դատարկութիւն. անկումն, զրկումն:
Vóider վօ՛յդըր գ. Սակառի, կողով, զամբիւղ, որԹ:
Vóidness վօ՛յդնէս գ. Դատարկութիւն. անվաւերութիւն. ունայնութիւն:
Vóiture վօ՛յչիուր գ. Սայլ, կառք, բեռնակրութիւն:
Vólant վօ՛լէնթ գ. Թռչող, Թռչական. արագ, արագաշարժ, երագընԹաց:
Vólatile վօ՛լէթիլ ած. Թռչող, Թռչական. ցնդական. փոփոխական, փոփոխամիտ, յեղյեղուկ: [ւոր:
Vólatile, գ. Թռչուն, Թռչական, Թեւա-
Vólatileness, Volatílity վօ՛լէթիլնէս, վօլէթի՛լիթի գ. Ցնդականութիւն. փոփոխականութիւն, յեղամտութիւն:
Volatilizátion վօլէթիլիզէ՛յշըն գ. Ցնդումն, ցնդեցուցանելն:
To Vólatilize վօ՛լէթիլայզ բ, ն. Ցնդել, ցնդեցուցանել, առնել ցնդական:
Vólcano վօլքէ՛յնօ գ. Հրաբուղխ լեառն:
Vole վօլ գ. Խաղ ինչ Թղթոյ:
Vólery վօ՛լէրի գ. Թռչնարան կամ Թըռչնոց:
Volitátion վօլիթէ՛յշըն գ. Թռիչք, Թըռչումն:
Volítion վօլի՛շըն գ. Կամեցումն:
Vólitive վօ՛լիթիվ ած. Կամեցող:
Vólley վօ՛լլի գ. Արձակումն, ձգումն, հարուած. բարբառ կամ աղաղակ բազմութեան:
To Vólley, բ, չ. Յարձակիլ, ձգիլ:
Vóllied վօ՛լլիդ ած. Արձակեալ, ընկեցեալ: [րիլ:
Volt վօլթ գ. Ծրջան կամ պտոյտ երիվա-
Volubílity վօլիուպի՛լիթի գ. Թաւալականութիւն. դիւրադարձութիւն. յողդողդութիւն, փոփոխականութիւն, անհաստատութիւն:
Vóluble վօ՛լիուպըլ ած. Թաւալական, հոլովական. դիւրադարձ, դիւրաշարժ, արագ, երագընԹաց. ճարտար, ճոռոմ, ճոխաբան:
Vólume վօ՛լիում գ. Գալարուած. շըրջան, պտոյտ. ալիք, կոհակ. տումար. մատեան, գիրք, հատոր:
Volúminous վօլիու՛մինըս ած. Գալարածոյ, մանուածոյ, ոլորապտոյտ. բազմաԹերթ, ստուար կամ ստուարակարկառ (մատեան). ճոխ, ճոխաբան:
Volúminously վօլիու՛մինըսլի մ. Ի բազում հատորս, ստուար մատենիւք:
Vóluntárily վօ՛լընթէրիլի մ. Կամաւորաբար, կամաւ, կամովին, մտադիւր, ինքնին:
Vóluntary վօ՛լընթէրի ած. Կամաւոր, ինքնակամ, ազատ, յօժարական:
Vóluntary, գ. Ինքնակամ զինուոր. զինագրաւ, անձնատուր. երգ ըստ հաճոյս:
Voluntéer վօլընթի՛ր գ. Ինքնակամ զինուոր, զինագրաւ շահատակ:
To Voluntéer, բ, չ. Ինքնակամ զինուորիլ, շահատակել:
Volúptuary վօլը՛փչիուէրի գ. Հեշտասէր, փափկասէր:
Volúptuous վօլը՛փչիուըս ած. Հեշտասէր, ցանկասէր, փափկասէր, հեշտ:
Volúptuously վօլը՛փչիուըսլի մ. ՀեշտուԹեամբ, հեշտասիրութեամբ:
Volúptuousness վօլը՛փչիուըսնէս գ. Հեշտասիրութիւն, զրգանք, հեշտ ցանկութ:
Volutátion վօլիութէ՛յշըն գ. Թաւալումն, հոլովումն:

Vólute վօ՛լիուտ գ. Զարդ ինչ սեան կամ նաւուց:

Vómica վօ՛միքէ գ. Խղխայթ կամ պալար թոքոց:

Vómic-nut վօ՛միք-նըթ գ. Ընկոյզ ործացուցիչ:

Vómit վօ՛միթ գ. Փսխած, փսխանք. ործացուցիչ դեղ:

To Vómit, բ, չ. Փսխել:

To Vómit, բ, ն. Փսխել, ժայթքել. ընկենուլ արտաքս:

Vomítion վօմի՛շըն գ. Փսխումն:

Vómitive վօ՛միթիվ ած. Ործացուցիչ:

Vómitory վօ՛միթըրի ած. Ործացուցիչ, փսխեցուցիչ:

Vorácious վօրէ՛յշըս ած. Շատակեր, որկորեայ, որկորամէտ, դժոխորովայն, ծախիչ:

Voráciously վօրէ՛յշըսլի մ. Որկրամոլութեամբ, անյագաբար:

Voráciousness, Vorácity վօրէ՛յշըսնէս, վօրէ՛սիթի գ. Շատակերութիւն, որկորուստ, անյագութիւն:

Vórtex վօ՛րթէքս գ. Պտոյտք, շրջանք:

Vórtical վօ՛րթիքէլ ած. Պտուտեալ, շրջանաւոր:

Vótarist վօ՛թէրիսթ գ. Անձնանուէր, ուխտաւոր:

Vótary վօ՛թէրի գ. Անձնանուէր, անձնատուր, նուիրեալ, յարեալ 'ի սէր:

Vótary, ած. Ուխտական, խոստացեալ ուխտիւ:

Vótaress վօ՛թէրէս գ. Կին ուխտաւոր կամ անձնանուէր:

Vote վօթ գ. Քուէ, հաւանութիւն, հաճութիւն:

To Vote, բ, ն. Արկանել քուէ:

Vóter վօ՛թըր գ. Քուէարկու, ընտրող:

Vótive վօ՛թիվ ած. Ուխտի. ուխտական, խոստացեալ, նուիրեալ:

Vouch վա՛ուչ գ. Վկայութիւն, հաստատութիւն, ցուցումն, երաշխաւորութիւն:

To Vouch, բ, ն. Վկայ կոչել, երդմնեցուցանել. վկայել, հաստատել, ցուցանել:

To Vouch, բ, չ. Վկայել, վկայ լինել, տալ վկայութիւն, երաշխաւոր լինել:

Vóucher վա՛ուչըր գ. Վկայ, երաշխաւոր:

To Vouchsáfe վաուչսէ՛յֆ բ, ն. Տալ, շնորհել, թոյլ տալ, թողուլ, ներել:

To Vouchsáfe, բ, չ. Հաճիլ, հաւանիլ, զիջանիլ, թոյլ տալ:

Vouchsáfement վաուչսէ՛յֆմէնթ գ. Հաճութիւն, հաւանութիւն, զիջումն, ներումն, շնորհք:

Vow վա՛ու գ. Ուխտ, խոստումն, երդումն:

To Vow, բ, ն. Ուխտել, ուխտս դնել, խոստանալ, երդնուլ, հաստատել. նուիրել, ընծայել, ձօնել: [երդնուլ:

To Vow, բ, չ. Ուխտել, ուխտս դնել.

Vówel վա՛ուէլ գ. Ձայնաւոր (տառ):

Vowféllow վաուֆէ՛լլօ գ. Ուխտակից, երդմնակից:

Vóyage վօ՛յէճ գ. Ճանապարհ ծովու, ճանապարհորդութիւն ընդ ծով:

To Vóyage, բ, չ. Ծովագնաց լինել, հատանել զծով:

To Vóyage, բ, ն. Ճանապարհ առնել:

Vóyager վօ՛յէճըր գ. Ծովագնաց:

Vulcáno վըլքէ՛յնօ գ. Տես Volcano.

Vúlgar վը՛լկըր ած. Ռամկական, սովորական, հասարակ. ընիկ (բարբառ), աշխարհիկ (լեզու). նուաստ, ցածազգի:

Vúlgar, գ. Ռամիկ, ամբոխ, ժողովուրդ, խուժան, խառնիճաղանճ:

Vúlgarism վը՛լկըրիզմ գ. Ռամկականութիւն, սովորականութիւն,

Vulgárity վըլկէ՛րիթի գ. Ռամկականութիւն, սովորականութիւն. ոճ ռամկական:

Vúlgarly վը՛լկըրլի մ. Հասարակօրէն, սովորաբար. աշխարհօրէն, ռամկօրէն, աշխարհիկ լեզուաւ:

Vúlnerable վը՛լնըրէպլ ած. Վիրաւորելի, խոցելի: [րաց:

Vúlnerary վը՛լնըրէրի ած. Օգտակար վի-

To Vúlnerate վը՛լնըրէյթ բ, ն. Վիրաւորել, խոցել:

Vúlpine վը՛լփին, վը՛լփայն ած. Աղուեսու. խորամանկ, խորագէտ:

Vúlture վը՛լչուր գ. Անգղ:

Vúlturine, Vúlturish, Vúlturous վը՛լչուրայն, վը՛լչուրիշ, վը՛լչուրըս ած. Անգեղ, գիշակեր, գիշատիչ:

Vúlva վը՛լվա գ. Բերան արգանդին. իգական անդամք:

W

W տը՛պըլ եու ՈՒ: Քսաներորդ երրորդ տառ այբուբենից անգղիացւոց, է զի բաղաձայն է, և է զի ձայնաւոր: Երբեմն յերկբարբառս հնչի անյատկապէս իբրև ու, զոր օրինակ view, վիու, վիէու,

To Wábble ուօ՛պըլ բ, չ. Շարժիլ այսր և անդր, տատանիլ, շարժիլ:

Wad ուօտ գ. Խուրձն, որցակ, փունջ. հանք ինչ:

Wádding ուօ՛տտինկ գ. Խուղամբ կամ կտաւի 'ի մէջս աստառի:

To Wáddle ուօ՛տտըլ բ, չ. Շարժիլ, տատանիլ, գանդաղել, գեգևիլ:

To Wade ուէյտ բ, չ. Անցանել ընդ հունս գետոց կամ ընդ ջուր. մխիլ 'ի խորս, թափանցել, անցանել ընդ:

Wáfer ուէ՛յֆըր գ. Բաքար. նշխար (պատարագի). նշխար կնքոյ:

Waft ուէֆտ գ. Շարժումն ինչ. նշան տըւեալ նաւաց 'ի ծովու:

To Waft, բ, ն. Անցուցանել, տանել կամ խաղացուցանել ընդ ջուր կամ ընդ օդս. խաղացուցանել կամ տատանել 'ի վերայ ջրոյ. տալ նշան, ակնարկել, ակնարկի տանել:

To Waft, բ, չ. Շարժիլ կամ տատանիլ 'ի վերայ ջրոյ, շարժիլ:

Wáftage ուէ՛ֆտէյճ գ. Տանիլն ընդ օդս կամ ընդ ջուր:

Wáfter ուէ՛ֆտըր գ. Նաւակ 'ի պէտս անցանելոյ ընդ ջուր:

Wáfture ուէ՛ֆչիուր գ. Շարժումն, տատանումն, ծփումն:

Wag ուէկ գ. Որ շարժի կամ խաղայ անդադար, եէղկատակ, ծաղրածու:

To Wag, բ, ն. Շարժել, ցնցել, տատանել:

To Wag, բ, չ. Շարժիլ, դրդուիլ. ցընցիլ, տատանիլ. գնալ, խաղալ:

Wage ուէյճ գ. Վարձ, թոշակ, տուրք, փոխարէն. գրաւ, գրաւական:

To Wage, բ, ն. Տալ կամ արկանել զանձըն, դիմագրաւ լինել. մղել կամ տալ պատերազմ. տալ կամ դնել 'ի գրաւ, երաշխաւոր լինել, դնել յերաշխի, խոստանալ. առնել ընդ ումեք գրաւ, վարձկանել, ունել 'ի վարձու. վարել զգատ:

Wáger ուէ՛յճըր գ. Գրաւ. հրաւէր երդման 'ի դատաստանի:

To Wáger, բ, ն. Դնել 'ի գրաւ, առնել ընդ ումեք գրաւ:

Wáges ուէ՛յճէզ. Տես Wage.

Wággery ուէ՛կկըրի գ. Խաղ, խեղկատակութիւն, այպն, կատակ:

Wággish ուէ՛կկիշ ած. Խաղալիկ, ծաղրական, ծիծաղական, այպնակատակ, ծաղածանակ:

Wággishness ուէ՛կկիշնէս գ. Խեղկատակութիւն, ծաղր, այպն, կատակ:

To Wággle ուէ՛կկըլ բ, չ. Շարժիլ, տատանիլ, գեգևիլ:

Wággon, Wágon ուէ՛կըն գ. Սայլ. կառք. սայլ յարկեալ. չորեկառք, չորեմուղ կառք:

Wággoner ուէ՛կկընըր գ. Սայլորդ:

Wágtail ուէ՛կթէյլ գ. Թռչուն ինչ:

Waid ուէյտ ած. Ջախջախեալ, տրորեալ:

Waif ուէյֆ գ. Ինչք կորուսեալ և անտէրունչ:

Wail ուէյլ գ. Հեծութիւն, ողբ. աշխարումն, կոծ, կոծումն:

To Wail, բ, ն. Լալ, ողալ, կոծել, աշխարել:

To Wáil, բ, չ. Հեծել, հեծեծել, սուգ առնուլ, ողբալ:

Wáiling ուէ՛յլինկ գ. Ողբ, հեծութիւն, արտասուք, սուգ, աշխարումն:

Wáilful ուէ՛յլֆուլ ած. Ողբալի. ցաւագին, ալխողորմ, աշխարելի:

Wain ուէյն գ. Սայլ, կառք:

Wáinrope ուէ՛յնրօփ գ. Չուան 'ի կապել զբեռինս սայլի:

Wáinscot ուէ՛յնսքըթ գ. Տախտակամած կամ դրուագ որմոյ:

To Wáinscot, բ, ն. Տախտակամած յօրինել, դրուագել տախտակօք, զարդարել, պատել:

Waist ուէյստ գ. Մէջ կամ մէջք մարդոյ. միջին դասիկոն կամ տախտակամած նաւու:

Wáistcoat ուէ՛սթքօթ գ. Բաճկոն, ներքին հանդերձ, վտաւակ, շապիկ:

Wait ուէյթ գ. Դարան, դարանակալութիւն, որոգայթ:

To Wait, բ, ն. Սպասել, մնալ, կալ, ակն ունել. յարգել, մեծարել, պաշտել, ծառայել, յուղարկել. դարան գործել, դարանակալ լինել:

To Wait, բ, չ. Սպասել, մնալ, ակն ունել. սպաս հարկանել, կալ 'ի սպասու, պաշտել. ծառայել. կալ, ոչ մեկնիլ. հայիլ արթնութեամբ, զգուշանալ, հայիլ, տեսանել. դարանակալ լինել, դարանիլ:

Wáiter ուէ՛յթըր գ. Պաշտօնեայ, սպասահարկու, ծառայ, սպասաւոր:

Wáiting ուէ՛յթինկ գ. Սպասումն. ծառայութիւն, սպաս: In —, 'ի սպասու, առաջակայ: — -gentleman, սենեկապետ: — -gentlewoman, — -maid, — -woman, նաժիշտ, աղախին:

Wake ուէյք գ. Տօն, տօնախմբութիւն, հանդէս, նախատօնակ. հսկումն, արթնութիւն, տքնութիւն:

To Wake, բ, չ. Հսկել, արթուն լինել կամ կալ, տքնիլ, զարթնուլ, յառնել 'ի քնոյ. կենդանի գոլ, շարժիլ:

To Wake, բ, ն. Զարթուցանել, յարուցանել 'ի քնոյ. շարժել, զարթուցանել, գրգռել. կենդանացուցանել, կանգնել:

Wákeful ուէ՛յքֆուլ ած. Հսկող, արթուն, անքուն, զգաստ, աչալուրջ:

Wákefulness ուէ՛յքֆուլնէս գ. Լինելն անքուն, ոչ կարել մնանել 'ի քուն. հըսկումն, արթնութիւն, տքնութիւն:

To Wáken ուէյքըն բ, չ. Զարթնուլ, յառնել 'ի քնոյ:

To Wáken, բ, ն. Զարթուցանել 'ի քնոյ. զարթուցանել, յարուցանել, շարժել, գրգռել: [յուռումն:

Wale ուէյլ գ. Ուռուցեալ մասն, ցը-

Walk ուօք գ. Ընթացք, գնացք. շրջան, պտոյտ. Ճեմք. Ճանապարհ ընդ մէջ ծառոց. շաւիղ, Ճանապարհ, ուղի. միջոց. Ճեմելիք. ձուկն կամ խեցի ինչ:

To Walk, բ, չ. Գնալ, քայլել, երթալ, ընթանալ. Ճեմել. զգնալ, շրջիլ. շարժիլ, խաղալ. մեկնիլ, գնալ. Ճանապարհ առնել: – in, մտանել 'ի ներքս պատուասիրաբար:

To Walk, բ, ն. Անցանել ընդ, շրջիլ կամ յածիլ ընդ. շրջեցուցանել, յածեցուցանել:

Wálker ուօքըր գ. Շրջօղ, ընթացող:

Wálkingstaff ուօքինկստէֆ գ. Յուպ, գաւազան:

Wall ուօլ գ. Որմ. պարիսպ: – -creeper, փայտփոր (թռչ.) – -eye, կանաչ կեղևանք աչաց (ախտ ինչ): – -eyed, ապիտակածիր (ակն): – -flower, շահոքրամ, շահպրակ (տմ. ժիլօֆլէ կամ ժիրօֆլէ): – -fruit, պտուղ որմայեց ծառոց: – -tree, որմայեց ծառ: – -wort, ապինոյ փրփուր, կատուինչ (տմ. էօքսիւզօթու):

To Wall, բ, ն. Որմել, փակել որմով. պարսպել, պարսպապատ յօրինել. պատել, պատսպարել:

Wállet ուօլլէթ գ. Պայուսակ, մախաղ, պարկ. ուռուցեալ կամ պտուղեալ ինչ,

To Wállop ուօլլըփ գ. Եռալ, պղպջակել:

Wállouse ուօլլաուս գ. Մուկն:

Wállow ուօլլօ գ. Թաւալգլոր ընթացք:

To Wállow, բ, չ. Թաւալիլ, հոլովիլ, գլորիլ. ընկղմիլ, շաղախիլ, աղտեղիլ, թաթաւիլ:

Wálnut ուօլնըթ գ. Ընկոյզ կամ ընկոյզ. ընկուզենի, ընկուզի:

Wáltron ուօլթրըն գ. Ծովաձի:

To Wámble ուօմպըլ բ, չ. Խառնակիլ ստամոքսայ:

Wan ուօն ած. Տժգոյն, գունաթափ, այլագունեալ, թառամեալ, աղաղուն:

Wand ուօնտ գ. Գաւազան նուրբ, գաւազանիկ. բարունակ, գաւազան գիւթական:

To Wánder ուօնտըր բ, չ. Թափառիլ, ասպանդական կամ վտարանդի շրջիլ, յածիլ. մոլորիլ, զարտուղիլ, խոտորիլ:

To Wánder, բ, ն. Թափառական շրջիլ, յածիլ, մոլորեալ շրջիլ:

Wánderer ուօնտըրըր գ. Թափառական, ասպանդական, վտարանդի, մոլորական, մոլորեալ:

Wándering ուօնտըրինկ գ. Թափառումն, վտարանդութիւն, յածումն. խոտորումն. ասպանդականութիւն, անհաստատութիւն:

Wane ուէյն գ. Նուազումն, պակասումն. նուազութիւն, պակասութիւն, անկումն, խոնարհումն:

To Wane, բ, չ. Նուազիլ, պակասիլ. անկանիլ, խոնարհիլ, 'ի մուտս լինել, անցանել:

Wánned ուօնտ ած. Գունաթափ, այլագունեալ:

Wanness ուօննէս գ. Գունաթափութիւն, այլագունութիւն:

Want ուօնթ գ. Պէտք, պիտոյք, կարիք, պակասութիւն, չքաւորութիւն, նուազութիւն, աղքատութիւն. խլուրդ:

To Want, բ, ն. Ունել պէտս, կարօտ լինել, կարօտիլ, ոչ ունել. խնդրել, ցանկալ, փափաքել:

To Want, բ, չ. Ունել պէտս, կարօտիլ, չքաւորիլ, պակասիլ, թափուր լինել. պէտք կամ պիտոյ լինել, պիտոյանալ. անկանիլ, ակարանալ, նուազիլ:

Wánton ուօնթըն ած. Վաւաշոտ, լրբափոտ, յայրատ, պագշոտ, ցեղծ, անառակ, անպարկեշտ, անմաքուր. զուարթ, կայտառ, խնդալից. անսանձ, անզուսպ. անելորդ, ատատ, անչափ. անկարգ, անկանոն, խոտորնակ, տարադէպ:

Wánton, գ. Պագշոտ, հեշտասէր, բոզ, պոռնիկ, անառակ. խաղասէր, կայտառ. սիրելի:

Wántonly ուօնթընլի մ. Անառակութեամբ, յայրատագոյնս, ապախնօք. խնդալից, խայտալով. ընդ խաղ, ընդ կատակս:

Wántonness ուօնթըննէս գ. Յայրատութիւն, անառակութիւն, պագշոտութիւն. խնդամտութիւն, զուարճութիւն, խաղ, կատակ, զուարթութիւն, զբօսանք. համարձակութիւն, աղտոտութիւն:

Wántwit ուօնթուիթ գ. Պակասամիտ, խելագար, յիմար, անմիտ, տխմար:

Wánty ուօնթի գ. Փոկ, խրաց:

Wáped ուէյփթ ած. Նկուն, ընկճեալ, թշուառ, հէք, տառապեալ:

Wápentake ուէյփընթէյք գ. Սահման կամ վիճակ երկրի:

War ուօր գ. Պատերազմ, մարտ, կռիւ. զէնք, զօրութիւն կամ զօրք (ըստ բանաստեղծից). զինուորութիւն. թշնամութիւն, հակառակութիւն:

To War, բ, չ. Պատերազմիլ, մարտնչիլ, կռուիլ:

To War, բ, ն. Պատերազմել կամ տալ պատերազմ ընդ:

To Wárble ուօրպըլ բ, ն. Գեղգեղել եղ-

ձայնի. Թրթռալ, շարժել. գեղգեղաձայն երգել:

To Wárble, ջ, չ. Գեղգեղել, Թրթռալ. գեղգեղաձայն հնչել. երգել, նուագել, հնչել:

Wárbler ուօ՛րպլըր գ. Երգիչ, երգեցող, որ գեղգեղաձայն երգէ:

Ward ուօրտ գ. Պահ, պահպանութիւն, զգուշութիւն. պահապանք, դէտք, զօրք կարգեալ 'ի պահպանութիւն. պաշտպանութիւն, պաստպարութի. ամուրք, ամրոց, զղեակ. սահման կամ կողմն քաղաքի. պահեստ, արգելան, բանտ. արգել. (որբ) ընդ խնամակալութեամբ. խնամակալութիւն որբոյ:

To Ward, ջ, ն. Զգուշանալ, պահել, պահպանել. անցի կամ խոյս տալ, խուսափել:

To Ward, ջ, չ. Զգուշանալ, արթուն կալ, զգոյշ լինել. պաշտպանել, պաստպարել, պահել:

Wárden ուօ՛րտըն գ. Պահապան, դէտ. վերակացու, տեսուչ:

Wárder ուօ՛րտըր գ. Պահապան, որ պահէ. գաւազան զօրավարի:

Wárdmote ուօ՛րտմօթ գ. Ատեան ինչ 'ի սահմանս Լոնտոնի:

Wárdrobe ուօ՛րտրօպ գ. Հանդերձարան, հանդերձանոց, հանդերձատուն:

Wárdship ուօ՛րտշիփ գ. Պահպանութի, խնամակալութիւն. վիճակ խնամակալութեան որբոյ:

Ware ուէյր ած. Որ աչն ունի կամ սպասէ, պատրաստ, զգոյշ, զգուշաւոր:

Ware, գ. Վաճառք, նիւթք վաճառաց:

To Ware, ջ, չ. Զգուշանալ, զգոյշ լինել:

Wáreful ուէյրֆուլ ած. Զգուշաւոր, խոհական:

Wárefulness ուէյրֆուլնէս գ. Զգուշութի:

Wárehouse ուէյրհաուս գ. Շտեմարան կամ մթերք վաճառաց, Թանգարան:

Wáreless ուէյրլէս ած. Անզգոյշ, անպատրաստ:

Wárely ուէյրլի մ. Զգուշութեամբ, երկիւղիւ:

Wárfare ուօ՛րֆէյր գ. Զինուորութիւն, զինուորականութիւն, պատերազմական արուեստ:

To Wárfare, ջ, չ. Զինուորիլ. պատերազմիլ:

Wárily ուէրիլի մ. Զգուշութեամբ, երկիւղիւ, երկիւղածութեամբ:

Wáriness ուէյրինէս գ. Զգուշութի, երկիւղածութիւն:

Wark ուօրք գ. Շինուած:

Wárlike ուօ՛րլայք ած. Պատերազմասէր, զօռ. պատերազմական. մարտիկ:

Wárling ուօ՛րլինկ գ. Կռուարար, կռուասէր:

Wárlock, Wárluck ուօ՛րլըք գ. Դիւթ, կախարդ, մոգ, վհուկ:

Warm ուօրմ ած. Ջերմ, եռանդագին, վառեալ, բորբոքեալ. նախանձայոյզ, նախանձաւոր. ուժգին, սաստիկ, բուռն, անհնարին. աշխոյժ, առոյգ, զօրաւոր, կայտառ:

To Warm, ջ, ն. Ջեռուցանել, բորբոքել:

To Warm, ջ, չ. Ջերմանալ, ջեռանիլ:

Wármingpan ուօ՛րմինկփէն գ. Ջեռուցիչ անկողնոյ (գործի):

Wármingstone ուօ՛րմինկսթօն գ. Քար ինչ որ ընդերկար պահէ զջերմութիւն:

Wármly ուօ՛րմլի մ. Ջերմութեամբ. ջերմագին, ջերմ, ուժգին, եռանդեամբ, կաթոգին, անձկանօք:

Wármness, Warmth ուօ՛րմնէս, ուօրմթհ գ. Ջերմութիւն. բորբոք, եռանդն, ուժգնութիւն, սաստկութի. իղձ, տենչ, սէր, նախանձ:

To Warn ուօրն ջ, ն. Զգուշացուցանել, ազդ առնել, խրատել, ազդել:

Wárning ուօ՛րնինկ գ. Զգուշութի, խրատ, ազդարարութիւն. նշան, տեղեկութիւն, ծանօթութիւն:

Warp ուօրփ գ. Առէջ կտաւոյ:

To Warp, ջ, չ. Փոխիլ, փոփոխիլ, շրջիլ, դառնալ. խոտորիլ, շեղիլ:

To Warp, ջ, ն. Այլափոխել, կարճել, սեղմել. խոտորեցուցանել, շրջել, Թիւրել, դարձուցանել:

Wárrant ուօ՛րրէնթ գ. Գիր հրամանի, հրամանագիր, հրովարտակ. վճիռ, հրաման. երաշխաւորութիւն, ապահովութի. փորձ, ցոյց, վկայութիւն. իշխանութիւն, ազատութիւն, իրաւունք:

To Wárrant, ջ, չ. Վկայել, հաստատել. ունել, կնքել, ցուցանել, արդարացուցանել. երաշխաւոր լինել, խոստանալ. ազատ կացուցանել, ապահով կամ աներկեան առնել:

Wárrantable ուօ՛րրէնթէպլ ած. Արդարացի, իրաւացի, անշուշտ, հաստատուն:

Wárrantableness ուօ՛րրէնթէպլնէս գ. Ստուգութիւն, հաւաստութի, արդարութի:

Wárrantably ուօ՛րրէնթէպլի մ. Ստուգիւ, հաւաստեաւ, անշուշտ:

Wárranter ուօ՛րրէնթըր գ. Վկայ, երաշխաւոր:

Wárrantise ուօ՛րրէնթայզ գ. Վկայութի, երաշխաւորութիւն, ապահովութիւն:

Wárranty ուօ՛րրէնթի գ. Խոստումն, պարտաւորութիւն. վկայութիւն. երաշխաւորութիւն, ապահովութիւն:

To Warráy ուօրէյ բ, ն. Պատերազմիլ, մարտնչել:

Wárren ուօ՛րրէն գ. Տեղի կամ փակարան ճագարաց, գետնափորք:

Wárrener ուօ՛րրէնըր գ. Պահապան փակարանի ճագարաց:

Wárriour ուօ՛րրիըր գ. Մարտիկ, պատերազմող, զինուոր, մարտադիր:

Wart ուօրթ գ. Կոճիճ, գորտնուկ. ուռոյց կամ այտուց 'ի վերայ ծառոց:

Wártwort ուօ՛րթուըրթ գ. Խոտ ինչ բուժիչ կոճճի:

Wárty ուօ՛րթի ած. Կոճճալից:

Wárworn ուօ՛րուօրն ած. Մաշեալ կամ ծախեալ յերկար պատերազմի:

Wáry ուէ՛յրի ած. Զգուշաւոր, երկիւղած, զգաստ, աչալուրջ, ճիշդ:

Was ուօզ. Կատարեալ ժամանակ to Be բայի:

Wash ուօշ գ. Լուացումն. հեղեղ. տղմուտ, ճահիճ. սեթեւեթ, շպարումն, ներկ կամ գոյն երեսաց. ջուր սպիտակ, լակ խոզից. լուացումն հանդերձից. հանդերձ լուանալի կամ լուացեալ:

To Wash, բ, ն. Լուանալ. թանալ, սրբել, մաքրել, ջնջել, բառնալ 'ի բաց. սեթեւեթել, գեղերեսել, շպարել:

To Wash, բ, չ. Լուանիլ. լուանալ ըզ հանդերձս:

Wáshball ուօ՛շպօլ գ. Փրփուր կամ սրբասրբիչ օճառի:

Wásher ուօ՛շըր գ. Լուացող, լուացարար:

Wáshpot ուօ՛շփօթ գ. Տաշտ, կոնք, լական, աւազան:

Wáshy ուօ՛շի ած. Թրջեալ, ոռոգեալ, խոնաւ, տամուկ. տկար, թոյլ, անհաստատ:

Wasp ուօսփ գ. Պիծակ, ձիաստաց, բռէա, բոռ:

Wáspish ուօ՛սփիշ ած. Զայր, անզգամ, ժանտ, ցասկոտ, դեդ, դիւրագրգիռ, անհամբոյր:

Wáspishly ուօ՛սփիշլի մ. Դեդութեամբ, ժանտութեամբ, ապտանումն:

Wáspishness ուօ՛սփիշնէս գ. Դեդութիւն, ժանտութիւն:

Wássail ուօ՛սսիլ գ. Ըմպելի ինչ. անօթ կամ բաժակ ըմպելեաց. գինեբրուք, խրախութիւն. երգ խրախութեան:

Wássailer ուօ՛սսիլըր գ. Արբեցու, արբեցող:

Wast ուօսթ. Երկրորդ դէմք եզական կատարեալ ժամանակի to Be բայի:

Waste ուէյսթ գ. Աւեր, կործանումն, եղծումն, ապականութիւն, վնաս, կորուստ. վատնումն, շռայլութիւն. անպտուղ, ամայի. երկիր աւերակ. տեղի դատարկ կամ թափուր, դատարկութիւն. միջոց ընդարձակ, ընդարձակութիւն, տարածութիւն:

Waste, ած. Քանդեալ, աւերեալ, եղծեալ, ապականեալ, խանգարեալ. ամայի, աւերակ, անպտուղ, անբնակ, խոպանացեալ. աւերորդ, անօգուտ, անպիտան, վայրապար. անչափ, բազմաստ:

To Waste, բ, ն. Նուազեցուցանել, պակասեցուցանել, ոչնչացուցանել, բառնալ. վատնել, ծախել, մաշել, սպառել, կորուսանել. քանդել, կործանել, աւերել, ապականել. անցուցանել:

To Waste, բ, չ. Սպառիլ, մաշիլ, նուազիլ, կորնչիլ:

Wásteful ուէ՛յսթֆուլ ած. Ապականիչ, եղծիչ, վնասակար, կորստական. շռայլ, վատնիչ, անառակ. վայրապար, մեծածախ. քանդեալ, աւերակ, անբնակ, թափուր, լքեալ, խոպանացեալ, անգործ:

Wástefully ուէ՛յսթֆուլլի մ. Շռայլութեամբ, անառակութեամբ. յումպէտս, վայրապար, յանխնայ:

Wástefulness ուէ՛յսթֆուլնէս գ. Վատնումն, շռայլութիւն, անառակութիւն:

Wásteness ուէ՛յսթնէս գ. Տեղի աւերակ, անպտուղ, ամայի:

Wáster ուէ՛յսթըր գ. Վատնիչ, շռայլ, ծախիչ, ապականիչ:

Wástrel ուէ՛յսթրէլ գ. Տեղի ամայի կամ անգործ, դաշտ հասարակաց:

Watch ուօչ գ. Հսկումն, արթնութիւն, տքնութիւն. զգաստութիւն. պահպանութիւն, պահակերութիւն. դիտողութիւն, զննութիւն. պահապանք, դէտք, պահակերք. տեղի պահապանաց. դիտանոց. պահ գիշերոյ. ժամացոյց:

To Watch, բ, չ. Հսկել, տքնիլ, արթուն կալ. պահապան լինել, պահակերել. սպասել, ակն ունել, մնալ. միտ դնել, ունել փոյթ. զգուշանալ. դարանակալ լինել:

To Watch, բ, ն. Պահել, պահպանել. դարանակալ լինել, ունել. հսկել, խնամել, դարմանել. հայիլ, դիտել, զննել, ըզգուշանալ:

Wátcher ուօ՛չըր գ. Հսկող, արթուն, զգաստ. դէտ, պահապան. քաջ քննող կամ դիտող:

Wátchet ուօ՛չէթ ած. Կապուտակ:

Wátchful ուօ՛չֆուլ ած. Արթուն, անքուն, աննիրհելի. զգաստ, սթափ, աչալուրջ, զգոյշ, մտադիր, փութաջան:

Wátchfully ուօ՛չֆուլլի մ. Արթնութեամբ, զգաստութեամբ, մտադիր, խնամով:

Wátchfulness ուօ՛չֆուլնէս գ. Արթնութիւն, զգաստութիւն, աչալրջութիւն, մտադրութիւն, զգուշութիւն, խնամ, դի

տղութիւն. լինելն անքուն, ոչ կարելն
ննջել:
Wátchhouse ուօ՛չհաուս գ. Տեղի պահա-
պանաց, դիտանոց:
Wátching ուօ՛չինկ գ. Արթնութիւն, լի-
նելն անքուն, չկարելն ննջել:
Wátchmaker ուօ՛չմէյքըր գ. Ժամագործ:
Wátchman ուօ՛չմէն գ. Պահապան, պա-
հակեր, պահանորդ, դէտ:
Wátchtower ուօ՛չթաուըր գ. Աշտարակ
պահապանի, դիտանոց, դիտարան:
Wátchword ուօ՛չուըրտ գ. Ձայն տուեալ
պահապանաց:
Wáter ուօ՛թըր գ. Ջուր. արտօսր, ար-
տասուք. ծով, գետ, լիճ. մէզ. փայլեան
գոհարաց: To hold –, լինել հաստատուն
կամ անշարժ: – -flood, ջրհեղեղ, հեղեղ
ջուրց: – -course, հոսանք կամ գնացք
ջուրց: – -pot, աման ջրոյ, կուժ, սափոր:
– -god, չաստուած ջրոյ: High –, մակըն-
թացութիւն ջուրց: Low –, տեղատուութի
ջուրց: – -carrier, ջրկիր: – -colour, նկար
ջրաներկ: – -cress, ջրկոտեմն: – -fall, ջրը-
վէժ, քարավազ, կարկաջասահանք – -fowl,
թռչուն ջրային: – -gage, ջրաչափ (գոր-
ծի): – -ken, հողամաղ (թռչ.): – -lily,
հարսնմատ, կոկոռ, նունուֆար: – -man,
նաւավար, նաւաղն: – -mark, նշան բար-
ձրութեան ջրոյ: – -melon, ձմերուկ: –
-mill, ջրաղացք: – -mint, անանուխ ջրա-
յին: – -radish, ջրխոտ ինչ: – -rat, մուկն
ջրային: – -rocket, ջրկոտեմն: – -way,
խողովակ ջրոյ, ջրէջք: – -willow, ուռենի
ջրային: – -work, շատրուան, ցայտ ջրոյ:
To Wáter, բ, ն. Ոռոգել, թանալ. ջուր
տալ, արբուցանել. ալեօք զարդարել. ողո-
ղել:
To Wáter, բ, չ. Լալ, արտասուել. եր-
թալ 'ի խնդիր ջրոյ, առնուլ կամ բառնալ
զջուր:
Wáterer ուօ՛թըրըր գ. Ոռոգիչ, ոռոգա-
նող, արբուցանող:
Wáteriness ուօ՛թըրինէս գ. Թացութի,
խոնաւութիւն:
Wáterish ուօ՛թըրիշ ած. Ջրային, ջրա-
նման. ջրալից, ջրարբի, խոնաւ:
Wáterishness ուօ՛թըրիշնէս գ. Հիւթ
ջրային, չիձկութիւն, չիձուկ:
Wátery ուօ՛թըրի ած. Լոյծ, հեղեղուկ.
անհամ, թոյլ, չիձկային. ջրալից, ջրարբի,
գիձին, խոնաւ. ջրային: [վանդակ:
Wáttle ուօ՛թթըլ գ. Մորուք աքաղաղի.
To Wáttle, բ, ն. Փակել վանդակօք, վան-
դակապատ յօրինել:
Wave ուէյվ գ. Ալիք, կոհակ, մկանունք
ջուրց. անհարթութիւն:

To Wave, բ, չ. Տատանիլ, շարժիլ, տա-
րուբերիլ, ծածանիլ. յուզիլ 'ի ծուփս խոր-
հրդոց, վարանիլ:
To Wave, բ, ն. Կոհակս յարուցանել,
ալէկոծել. տատանել, շարժել, ձօձել. նը-
շան տալ, նշանակ ամբառնալ. փոխել, դար-
ձուցանել, շրջել. թողուլ, զանց առնել. 'ի
բաց կալ, հրաժարիլ, լքանել:
To Wáver ուէ՛յվըր բ, չ. Ծփիլ, ալէկոծիլ,
հողմակոծիլ, ծածանիլ, տատանիլ, շար-
ժիլ, խաղալ. վարանիլ, երկմտիլ, ծփիլ 'ի
խորհուրդս. գանդաչել, դողդոջել, դեգերիլ.
երերալ:
Wáverer ուէ՛յվըրըր գ. Վարանամիտ,
երկմիտ, տարատամ:
Wávy ուէ՛յվի ած. Ծփական, ալէտանջ,
ալէկոծ, կոհակայարոյց, ալէատատ. երե-
րուն, շարժուն, որ ձօձայ:
To Wawl ուօլ բ, չ. Ձայն արձակել, գո-
չել, աղաղակել, վայել. մլաւել:
Wax ուէքս գ. Մեղրամոմ, մոմ, մոմե-
ղէն. կնքամոմ. ուռոյց կամ յաւելուած
ինչ մաց 'ի մարմնի: – -candle, – -light,
մոմ: – -chandler, մոմագործ
To Wax, բ, ն. Պատել կամ կնքել մոմով:
To Wax, բ, չ. Աճել, մեծանալ, ստուա-
րանալ. լինել, փոփոխիլ, շրջիլ. երթալ,
անցանել, գնալ: [մոմապատ:
Wáxen ուէ՛քսըն ած. Մոմաշէն, մոմեղէն,
Way ուէյ գ. Ճանապարհ, ուղի, պողո-
տայ. շաւիղ, հետք. երկարութիւն կամ
միջոց ճանապարհի. գնացք, ընթացք, բե-
րումն, ձգումն, կողմն, կոյս. յառաջադի-
մութիւն, զարգացումն. անցք, մուտք.
խոյս, հեռացումն. նշանակութիւն, միտք,
խմաստ. դիտողութիւն, զննութիւն, տե-
սութիւն. եղանակ, հնարք, դիւրութիւն.
կարգ, աստիճան, չափ. ոճ, տարազ. կամք,
հաճոյք, քիմք. գործածութիւն, սովորու-
թիւն. կենցաղ, գործ. ուղղութիւն, ու-
ղիղ ճանապարհ. առիթ, յաջողութիւն.
առաջարկութիւն, վախճան, նպատակ: By
the –, 'ի հարկանցի, սակաւուք, վեր 'ի
վերոյ: – bread, ջղախոտ:
Wayfárer ուէյֆէ՛յըրըր գ. Ճանապարհորդ,
անցաւոր, ուղևոր:
Waifáring ուէյֆէ՛յըրինկ ած. Ճանապար-
հորդ, ուղևոր. ուղևորութիւն:
Wayfáringtree ուէյֆէ՛յըրինկթրի գ. Փեր-
մատի (թուփ ինչ):
To Wayláy ուէյլէ՛յ բ, ն. Դարանակալ
լինել, ըմբռնել զճանապարհայն:
Wayláyer ուէյլէ՛յըր գ. Դարանակալ.
դարանամուտ:
Wáyless ուէ՛յլէս ած. Անպողոտայ, ան-
հետ, անկոխ:

Wáymark ուէյմարք գ. Նշան 'ի ճանապարհի:

Wáyward ուէյուըրտ ած. Դէգ, դժուարահաճ, ժանտ, կամակոր, անձնահաճ, խեռ, այլանդակ:

Wáywardly ուէյուըրտլի մ. Ապստամբ, խոտոր, խոտորնակս, ժանտութեամբ:

Wáywardness ուէյուըրտնէս գ. Խեռութիւն, ստամբակութիւն, խստութիւն, ժանտութիւն, դեգութիւն, յամառութիւն, խոտորնակութիւն, անզգամութիւն, չարութիւն:

We ուի դ. Յոգն. I Դերանուան:

Weak ուիք ած. Տկար, անզօր, թոյլ. վատառողջ, խօթ, հիւանդ. կակուղ, դիւրաթեք, նուաղ, մեղկ, դաշն, մեղմ. չնչին, նուաստ, փանաքիմաց, անհիմն:

To Weáken ուի՛քըն բ, ն. Տկարացուցանել, բառնալ զզօրութիւնն:

Weákling ուի՛քլինկ գ. Տկար կամ անոյժ ոք:

Weákly ուի՛քլի մ. Տկարութեամբ, թուլութեամբ, մեղմով. առանց ազդեցութե. անհանճարաբար, վատութեամբ:

ʻWeákly, ած. Տկար, անառողջ:

Weákness ուի՛քնէս գ. Տկարութի, թուլութիւն. մեղկութիւն, խօթութիւն, հիւանդութիւն, վատառողջութիւն. անհանճարութիւն, վատութիւն. թերութիւն, անկատարութիւն, պակասութիւն, յանցանք, սխալանք:

Wéakside ուի՛քսայտ գ. Տկարութի, թոյլ կամ տկարագոյն կողմն:

Weal ուիլ գ. Յաջողութիւն, բարեբաղդութիւն, բարգաւաճումն. հասարակապետութիւն, տէրութիւն, օգուտ հասարակաց:

Weal, գ. Նշան հարուածոյ:

Weald ուիլտ գ. Անտառ, պուրակ:

Wealth ուէլթհ գ. Յաջողութիւն, երանութիւն, բարեբաղդութիւն. հարստութիւն, մեծութիւն, ինչք, ստացուածք:

Weálthly ուէ՛լթհլի մ. Հարստաբար, ճոխաբար, ընչեղ:

Weálthiness ուէ՛լթհինէս գ. Հարստութիւն, ճոխութիւն. մեծութիւն:

Weálthy ուէ՛լթհի ած. Հարուստ, ճոխ, մեծատուն, ընչեղ:

To Wean ուին բ, ն. Հատանել կամ մեկնել 'ի ստենէ. հատանել, մեկնել, անջատել, հեռացուցանել:

Weánel, Weánling ուի՛նէլ, ուի՛նլինկ գ. Մնունդ անասնոց կամ մանուկ նորոգ հատեալ 'ի ստենէ:

Weápon ուէ՛փըն գ. Զէն, զէնք: [ւեալ:

Weáponed ուէ՛փընտ ած. Զինեալ, վառեալ:

Weáponless ուէ՛փընլէս ած. Անզէն, ոչ վառեալ:

Weáponsalve ուէ՛փընսալվ գ. Դեղ վիրաց' 'ի ձեռն զինու որ եհարն, ապեղանի համակրական:

Wear ուէյր գ. Տարուածն, գործածութիւն, մաշումն. զգեստ, ագանելիք. սահանք ջրոց: Տես Weir.

To Wear, բ, ն. Մաշել, ծախել, հատուցանել, եղծանել, հարթել, ջնջել. անցուցանել բազում նեղութեամբ կամ ձանձրութեամբ. բառնալ, կրել, զգենուլ, բերել յանձին, ցուցանել. մարզել, սովորեցուցանել, ընտելացուցանել: – out, աշխատ առնել, նեղել, ձանձրացուցանել. մաշել, ծախել, ջնջել, ապականել, բառնալ:

To Wear, բ, չ. Մաշիլ, ապականիլ, ծախիլ, հնանալ, եղծանիլ. անցանել բազում նեղութեամբ կամ վշտօք, խանձիլ, տառապիլ. վատթարիլ. անցանիլ. բառնիլ, թեթեւանալ, ընտելանալ, սովորիլ:

Weárer ուէ՛յրըր գ. Կրող, բարձօղ, որ ագանի կամ զգենու. մաշող, ապականող:

Weáriness ուի՛րինէս գ. Խոնջութի, աշխատութիւն, վաստակ, վիշտ, նեղութիւն, տառապանք, ձանձրութիւն, անհամբերութիւն:

Weáring ուէ՛յրինկ գ. Զգեստ, հանդերձ, ձորձ, ագանելիք:

Weárish ուէ՛րիշ ած. Ճախճախուտ, անհամելիք, գիճին:

Weárisome ուի՛րիսըմ ած. Նեղիչ, ձանձրացուցիչ, դժուարին, ծանր:

Weárisomely ուի՛րիսըմլի մ. Բազում նեղութեամբ, դժուարաւ, ծանունս, յանհնարինս:

Weárisomeness ուի՛րիսըմնէս գ. Ծանրութիւն, դժուարութիւն. նեղութիւն, ձանձրութիւն:

Weáry ուի՛րի ած. Խոնջ, վաստակեալ, աշխատեալ, վաստակաբեկ. նեղեալ, ձանձրացեալ, յափրացեալ. դժուարին, ձանձրալի, ծանր, բազմաշխատ:

To Weáry, բ, ն. Աշխատ առնել, խոնջեցուցանել, վաստակեցուցանել. նեղել, վշտացուցանել, ձանձրացուցանել:

Weásand ուի՛զընտ գ. Փող պարանոցին, որկոր, խաչափող:

Weásel ուի՛զըլ գ. Աքիս:

Weáther ուէ՛տհըր գ. Եղանակ կամ փոփոխութիւն օդոյ, օդ, երկինք. մրրիկ, փոթորիկ, հողմ ուժգին: – beaten, հողմակոծեալ, մրրկեալ: – cock, հողմացոյց: driven, հողմակոծեալ: – gage, յաջողութիւն կամ նպաստ հողմոյ: – glass, հողմաչափ կամ օդաչափ (սապակի): – spy,

օդափոխից, հողմադէտ, հողմացուցակ: – wise, հողմացուցակ, հմուտ կամ տեղեակ փոփոխութեանց օդոյ:

To Weáther, բ, ն. Տարածել հողմոյ, պարզել ընդ օդս. հալել կամ դժուարաւ անցանել: – a point, անցանել ընդ, յաղթել դժուարութեան: – out, անցանել, տանել, համբերել:

To Weave «ուիվ» բ, ն. Հիւսել, անկանել, ոստայնանկել, գործել. յօդել, միաւորել, կապել. խառնել, մածանել:

To Weave, բ, չ. Անկանել ոստայն, ոստայնանկել:

Weáver «ուիվըր» գ. Ոստայնանկ:

Web «ուէպ» գ. Անկուած, գործած, ոստայն, կտաւ. լուծ, մէգ, բիծ կամ նիշ աչաց: – footed, մաշկոտն, լայնաթաթ, տափաթաթ: – ster, ոստայնանկ:

To Wed, «ուէտ» բ, ն. Ամուսնացուցանել, հարսնացուցանել. ամուսնանալ, հարսնանալ, լինել ատն, կին առնել. միաւորել, կապել. յանձն առնուլ, ընդունել հաճութբ:

To Wed, բ, չ. Ամուսնանալ, հարսնանալ, փեսայանալ:

Wédding «ուէտտինկ» գ. Հարսանիք, հանդէս հարսանեաց:

Wedge «ուէճ» գ. Սեպ. ձոյլ, գաւազան. սեպաձեւ ինչ:

To Wedge, բ, ն. Ճեղքանել, պատառել. արկանել իբրեւ զսեպ. մխել, վարել, սախմել. հաստատել սեպիւք. մխել, արկանել. սեպացուցանել:

Wédlock «ուէտլօք» գ. Ամուսնութիւն, պսակ ամուսնութեան:

Wédnesday «ուէնզտի» գ. Չորեքշաբաթի:

Wee «ուի» ած. Փոքրիկ:

Weed «ուիտ» գ. Խոտ անպիտան կամ վնասակար, սեզ. զգեստ, ձորձ, հանդերձ, վերարկու, պատմուճան: – -hook, քաղահան գործի:

To Weed, բ, ն. Քաղահան առնել, սրբել յանպիտան խոտոց. կորզել, արմատաքի խլել, ջնջել. 'ի բաց առնուլ, հանել, զերծուցանել:

Weéder «ուիտըր» գ. Որ քաղահան առնէ կամ խլէ 'ի բաց, որ հանէ:

Weédless «ուիտլէս» ած. Սրբեալ յանպիտան խոտոյ:

Weédy «ուիտի» ած. Սեզաւէտ, լի անպիտան խոտովք:

Week «ուիք» գ. Եօթնեակ, շաբաթ մի, աւուրք եօթն:

Weékday «ուիքտէյ» գ. Աւուրք շաբաթու բաց 'ի կիւրակէէ, արգոյ օր:

Weékly «ուիքլի» ած. Շաբաթական, ըստ իւրաքանչիւր շաբաթու:

Weékly, մ. Ըստ իւրաքանչիւր շաբաթու, շաբաթ 'ի շաբաթէ:

Weel «ուիլ» գ. Յորձանուտ, շրջանք կամ պտոյտք ջուրց. ուռկան ինչ:

To Ween «ուին» բ, չ. Խոկալ, դնել 'ի մտի, համարել, կարծել:

To Weep «ուիփ» բ, չ. Լալ, արտասուել. ողբալ, ոլբալ, սուգ առնուլ. տրտնջել, քրթմնջել:

To Weep, բ, ն. Լալ, արտասուել, սուգ առնուլ. հոսել, կաթեցուցանել, ծորել. թանալ, առոգանել:

Wéeper «ուիփըր» գ. Լացօղ, արտասուօղ, կոծօղ, աշխարօղ, սգացօղ. նշան ինչ սգոյ 'ի վերայ զգեստուց:

Wéerish «ուիրիշ». Տես Wearish.

To Weet «ուիթ» բ, չ. Գիտել, ճանաչել, տեղեակ լինել:

Wéetless «ուիթլէս» ած. Տգէտ, անգէտ, անտեղեակ:

Wéevil «ուիվըլ» գ. Երեխլ, մխիթայ:

Weft «ուէֆթ» գ. Հիւսուած, գործած, հիւսք, ոստայն:

Wéftage «ուէֆթիճ» գ. Հիւսուած, գործած:

To Weigh «ուէյ» բ, ն. Կշռել. վերացուցանել զխարիսխ նաւուն. քննել, կշռել, 'ի կշիռ դնել, փորձել, հաւասարել, համեմատել. յարգել, մեծ ինչ համարել: – down, ծանրացուցանել, իջուցանել 'ի վայր. ճնշել, նուաճել:

To Weigh, բ, չ. Կշռել, ունել զկշիռ. ունել զյարգ, յարգոյ կամ 'ի համարի լինել. 'ի վեր առնուլ կամ լուծանել զխարիսխ. ծանրանալ, նաւել, իջանել 'ի վայր, ճնշիլ:

Wéighed «ուէյտ» ած. Փորձ, քաջագէտ, հմուտ, տեղեակ:

Wéigher «ուէյըր» գ. Կշռօղ. քննօղ:

Weight «ուէյթ» գ. Կշիռ, չափ ծանրութեան. կշիռ, զոյգք. կշռորդ, ձոյլ. ծանրութիւն, բեռն. յարգ, արժէք, պիտանութիւն, կարեւորութիւն, մեծութիւն:

Wéightily «ուէյթիլի» մ. Կշռով, ծանրութեամբ. խմաստնապէս:

Wéightiness «ուէյթինէս» գ. Կշիռ, ծանրութիւն. ուժգնութիւն, զօրութիւն. կարեւորութիւն, պիտանութիւն, մեծութի:

Wéightless «ուէյթլէս» ած. Թեթեւ, առանց ծանրութեան:

Wéighty «ուէյթի» ած. Ծանր, ծանրակշիռ. մեծ, կարեւոր, երեւելի, ուժգին, զօրաւոր. սաստիկ, անաչառ:

Wélaway ! «ուէլըուէյ» մբ. Ո՛հ, աւաղ:

Wélcome «ուէլքըմ» ած. Բարեաւ կամ ողջամբ եկեալ, հաճոյ, հաճոյական, ընդու-

նել: To bid –, ողջամբ կամ մեծարանօք ընդունել:

Wélcome! Ձյ. Բարեաւ եկիր:

Wélcome, գ. Ողջոյն, ընդունելութիւն, մեծարանք, մարդասիրութիւն, խնդութի ընդ գալուստ ուրուք:

To Wélcome, բ, ն. Ողջունել, ողջամբ կամ խնդութեամբ ընդունել:

Wélcomeness ուէ՛լքըմնէս գ. Ընդունելութիւն, հաճութիւն:

Wélcomer ուէ՛լքըմըր գ. Որ ողջունէ կամ ողջամբ ընդունի:

Weld, Would ուէլտ գ. Աւլաժարի (խոտ ինչ):

To Weld, բ, ն. Տես to Wield.

To Weld, բ, ն. Դարբնել, հարկանել զերկաթ ջեռուցեալ կամ հրաշէկ:

Wélder ուէ՛լտըր գ. Վարիչ:

Wélfare ուէ՛լֆէյր գ. Ողջոյն, կենդանութիւն, քաջողջութիւն, բարօրութիւն, երջանկութիւն, յաջողութիւն:

To Welk ուէլք բ, ն. Հովանի առնել, ստուերացուցանել, մթացնել:

Wélked ուէ՛լքտ ած. Ոււռուցեալ, այտուցեալ, խորշոմեալ:

Wélkin ուէ՛լքին գ. Եթեր, երկինք, օդ, հաստատութիւն երկնից:

Well ուէլ գ. Աղբիւր, աղբերակ. ջրհոր, գուբ. խորոչ, ծակ:

To Well, բ, չ. Բղխել, ելանել, հոսել, խաղալ:

To Well, բ, ն. Բղխեցուցանել, հոսել:

Well, ած. Առողջ, քաջառողջ, քաջ, բարւոք, յաջող, բարեբաստ. օգտակար, պիտանի, ընտիր, քաջադէպ. չնորհագիւտ, յաջողեալ, երանելի. առողջացեալ, զերծեալ, ազատեալ: – born, քաջազգի, ազնուազարմ, բարետոհմ: – affected, բարեսէր, բարեյօժար, լաւակամ: – -becoming, քաջադէպ, քաջավայելուչ, բարեյարմար: – -deserving, բազմարդիւն, արդիւնաշատ, բազմերախտ: – -doing, բարեգործութիւն, բարերարութիւն: – -eyed, քաջակն, սրատես: – aday! Աւաղ: – being, յաջողութիւն, բարօրութիւն, երջանկութիւն: – born, քաջազգի, բարետոհմ, ազնուազարմ: – bred, բարեսնունդ, ազնիւ, ազնուական, քաղաքավար: – done, քաջ է, բարւոք է: – fare, քաջողջութիւն, կենդանութիւն, բարօրութիւն, յաջողութի, երջանկութիւն: – favoured, գեղեցիկ, գեղաղէշ, հաճոյ աչաց: – met! ողջամբ եկիր: – natured, բարեհամբոյր, բարեբարոյ, ազնուաբարոյ, հեզ, մարդասէր: – nigh, գրեթէ, գոգցես, ողջոյն, խսպառ: – spent, բարւոք կամ առաքինութեամբ անցուցեալ: – spring, աղբիւր, աղբերակ: – willer, բարեկամ, բարերար: – wish, բարեկամութիւն, բարեխնդրութիւն: – wisher, բարեկամ, բարեսէր, բարերար:

Well, մ. Բարւոք, բարիոք, քաջ, ուղիղ, գեղեցիկս, 'ի դէպ, 'ի ճահ, ըստ պատշաճի, անվրէպ, անվթար, բաղմօք, յոյժ, կարի իմն. քաջիկ, ըստ բաւականին. արդ: As – as, որպէս և, միանգամայն, ոչինչ ընդհատ, և եթէ: – enough, քաջիկ, ըստ բաւականին: – is him, երջանիկ է նա, երանի է նմա:

Welt ուէլթ գ. Եզր, ծոյր, սպառուած, շուրթն:

To Welt, բ, ն. Փապաւինել, կարել զսպառուածս հանդերձից:

To Wélter ուէ՛լթըր բ, չ. Թաւալիլ. ընկղմիլ, շաղախիլ:

Wemm ուէմ գ. Բիծ, արատ, ապականութիւն. սպի:

Wen ուէն գ. Խոյլք պարանոցի, կոշտ աճեցեալ 'ի մարմնի, ուռոյց:

Wench ուէնչ գ. Աղջիկ, մանկամարդ, օրիորդ. մանկամարդ վատաղզի. բոզ, պոռնիկ:

To Wench, բ, չ. Արածել զբոզս, բոզարած լինել:

Wéncher ուէ՛նչըր գ. Պոռնիկ բոզարած:

To Wend ուէնտ բ, չ. Երթալ, գնալ, անցանել. դառնալ, շրջիլ:

Wénnel ուէ՛ննիլ գ. Մատաղ կենդանի:

Wénny ուէ՛ննի ած. Որ ունի խոյլս պարանոցի, ուռուցեալ:

Went ուէնթ. Կատարեալ ժամանակ to Wend բայի:

Wept ուէփթ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Weep բայի:

Were ուէր. Անկատար և ստորադասական եղանակ to Be բայի:

Were, Տես Wear.

Wert ուէրթ. Ստորադասական երկրորդ դէմք յեղականին to Be բայի: Thou –, էիր, լինէիր, իցես, լինիցիս:

West ուէսթ գ. Արեւմուտք, կողմն արեւմտից: [րեւմուտս:

West, ած. Արեւմտեան, արեւմտից, յա-

West, մ. Յարեւմուտս, 'ի կողմն արեւմտից, յարեւմուտս կոյս:

Wéstering ուէ՛սթըրինկ ած. Արեւմտեան, որ անցանէ ընդ արեւմուտս:

Wésterly ուէ՛սթըրլի ած. Արեւմտեան, որ ձգի ընդ արեւմուտս:

Wéstern ուէ՛սթըրն ած. Արեւմտեան, որ է յարեւմուտս:

Wéstward ուէ՛սթուըրտ մ. Յարեւմուտս, 'ի մուտս արեւու, յարեւմուտս կոյս:

Wéstwardly ուէ՛սթուըրտլի մ. Յարեւմուտս, ձգեալ ընդ արեւմուտս, յարեւմուտս կոյս:

Wet ուէթ ած. Թացեալ, թրջեալ, խոնաւ, գինձին. անձրեւային:

Wet, գ. Թացութիւն, խոնաւութիւն, տամկութիւն:

To Wet, բ, ն. Թանալ, թրջել, տամկացուցանել, ռոգանել, ոռոգանել:

Wéther ուէ՛թհըր գ. Խոյ մորթեալ:

Wétness ուէ՛թնէս գ. Թացութիւն, խոնաւութիւն, տամկութիւն:

Whale հուէյլ գ. Կէտ, կիտոս:

Wharf հուօրֆ գ. Ամբարտակ նաւահանգստից:

Whárfage հուա՛րֆէճ գ. Վարձ կամ տուրք ամբարտակի նաւահանգստից:

Whárfinger հուօ՛րֆինճըր գ. Հրամանատար կամ պահապան ամբարտակի նաւահանգստի:

What հուօթ դեր. Որ զինչ, որ ինչ միանգամ, որ, զինչ, որ ինչ. այն որ, որպիսի. և զինչ, մի թէ. է ինչ որ. զի՞նչ, ո՞ր. ո՞րչափ, քանի՞: — though? և զի՞նչ եթէ, մի՞ թէ, արդեօք, սակայն և այնպէս: — ho! այր դու, քեզ ասեմ, եկ: — ever, — so, — soever, որ ինչ, որ զինչ, որ ինչ միանգամ, զինչ և իցէ, որ ինչ և իցէ, որպիսի և իցէ. որ, զինչ, որպիսի. զինչ և. ամենայն որ, ամենայն ինչ որ:

Wheal հուիլ գ. Խաղտուարտ, պալար: Տես Weal.

Wheat հուիթ գ. Ցորեան:

Whéaten հուիթըն ած. Կազմեալ 'ի ցորենոյ:

Wheátear հուի՛թիր գ. Թռչուն ինչ փոքրիկ:

Wheátplum հուիթփլըմ գ. Տեսակ ինչ սալորոյ:

To Whéedle հուի՛տըլ բ, ն. Հրապուրել, յանկուցանել, համոզել, ամոքել, ողոքել, շողոքորթել, փաղաքշել, որսալ քաղցրաբանութեամբ:

Wheel հուիլ գ. Անիւ. գունտ, շրջանակ. կառք անուաւոր. անիւ (տանջանարան). անուաւոր գործի մանելոյ. պտոյտ, շրջան. ձախարակ:

To Wheel, բ, չ. Շրջիլ, պտուտիլ, դառնալ, մանն առնուլ. փոփոխիլ. թաւալիլ, հոլովիլ. յածիլ, շարժիլ, ընթանալ, անցանել:

To Wheel, բ, ն. Պտուտել, հոլովել, շրջանակել, շրջել:

Wheélbarrow հուիլպէրրօ գ. Սայլակ մանիւ:

Wheéler հուիլըր գ. Անուագործ:

Wheélwright հուիլրայթ գ. Անուագործ. կառագործ, սայլագործ:

Wheély հուիլի ած. Անուաւոր, բոլորակ, մանուածիկ:

To Wheeze հուիզ բ, չ. Հեւալ, թասել:

Whelk հուէլք գ. Ոստոյց, այտուց. պալար, խաղտուարտ:

To Whelm հուէլմ բ, ն. Ծածկել, թաղել, ընկղմել:

Whelp հուէլփ գ. Կորիւն շան. կորիւն գազանաց. որդի կամ մանուկ անզգամ:

To Whelp, բ, չ. Ծնանիլ կորիւնս:

When հուէն մ. Յորժամ, երբ, մինչ, մինչդեռ. եթէ. ե՞րբ, յորո՞ւմ ժամանակի: — as, յորժամ, մինչ: — ever, — soever, երբ և իցէ, երբ, յորժամ. յորում ժամանակի:

Whence հուէնս մ. Ուստի, յորմէ. որով. ուստի, վասն որոյ, յայր սակս. ուստի՞, յորմէ՞: — soever, ուստի և իցէ, յորմէ և իցէ:

Where հուէյր մ. Ուր, ուրանօր, յորում վայրի, ո՞ւր, ուրանօ՞ր. 'ի տեղւոջ: Any —, ուր և իցէ, ուր և կամիս: — about, յոր վայր, շուրջանակի, յորում վայրի, ուրանօր. շուրջ զորով, 'ի վերայ որոյ, ուր: — as, ուր ընդ հակառակն, փոխանակ զի, յայր սակս, վասն այսորիկ. և զի, փոխանակ զի, որովհետև. բայց ընդ հակառակն, բայց, սակայն: — at, առ որ, յայր սակս, ուր. առ ինչ, յա՞յր սակս, հիմ: — by, որով, ընդ որ. որո՞վ, զիա՞րդ, իւ: — fore, յայր սակս, վասն որոյ, այնր աղագաւ. յա՞յր սակս, ընդէ՞ր, հիմ: — in, յորում, ուր, ուրանօր. յորում, ուրանօ՞ր: — into, յորում, ուր, ուրանօր: — of, յորմէ, զորմէ. որո՞վ, զիա՞րդ, ուստի՞: — on, 'ի վերայ որոյ, յայր վերայ. յե՞ր վերայ: — so, — soéver, ուր և, ուրանօր, յոր վայր և: — to, — unto, առ որ, որում. առ ինչ: — upon, 'ի վերայ որոյ, յայր սակս, յայնմանէ, առ այս: — with, — withal, որով, 'ի ձեռն որոյ, յայր ձեռն. որո՞վ, զիա՞րդ, իւ:

Wheréver հուէրէ՛վըր մ. Ուր և իցէ, ուրանօր և:

To Whérret հուէ՛րրէթ բ, ն, Խռովել, նեղել. ապտակ ածել:

Whérry հուէ՛րրի գ. Նաւակ ինչ առ 'ի անցանել ընդ գետ:

Whet հուէթ գ. Սրութիւն. գրգռիչ զարթուցիչ քաղցու: — stone, յեսան:

To Whet, բ, ն. Սրել, յեսանել. գրգռել, շարժել, զարթուցանել, զայրացուցանել. նորոգել:

Whéther հուէ՛թհըր մ. Արդեօք, թէ, եթէ, կամ. ո՞ւր արդեօք:

Whéther, դեր. Որ կամ ո (յերկուց), որ և:

Whétter հուէ՛թթըր գ. Սրիչ, յեսանող:

Whey հուէյ գ. Շիճուկ կաթին, նուրբ և ոսխատակ ինչ։

Whéyey, Whéyish հուէյի, հուէյիշ ած., Շիճկային, շիճկալից։

Which հուիչ դեր. Որ, որ ինչ. ով, ո՛վ — soever, որ և, ո յերկուց։

Whiff հուիֆ գ. Շունչ, շնչիւն, փչումն, փչիւն։

To Whíffle հուիֆֆըլ բ, չ. Տատանիլ կամ շարժիլ 'ի հողմոյ. ժամանակաձգու լինել, դեգերիլ 'ի մտախ։

Whíffler հուիֆլըր գ. Սրնգահար. անպիտան կամ չնչին ոք։

Whig հուիկ գ. Վիգ, կողմնակից ազատութեան (յԱնգլիա). ազատական, ազատասէր։

Whíggish հուիկկիշ ած. Վիգեանց։

Whíggism հուիկկիզմ գ. Վիգեան աղանդ։

While հուայլ գ. Ժամանակ, միջոց ժամանակի, վայր, վայրկեան, երբեմն, մերթ, անգամ։

While, Whiles, Whilst հուայլ, հուայլս, հուայլստ մ. Յորժամ, երբ, մինչդեռ, այն ինչ, յայնմ պահու։

To While, բ, չ. Ժամանակաձգու լինել, յամել։

Whílom հուայլըմ մ. Երբեմն, յառաջագոյն, կանխաւ։

Whim հուիմ գ. Այլանդակ մտածութիւն, անհեթեթ կարծիք, զառանցանք։

To Whímper հուիմփըր բ, չ. Ճչել, հեծել, քրթմնջել։

Whímsey հուիմզի. Տես Whim.

Whímsical հուիմզիքըլ ած. Այլանդակ, անհեթեթ, օտարոտի, զառանցեալ։

Whin հուին գ. Մոշի փշալից։

Whine հուայն գ. Կաղկանձիւն, ճչիւն, ճիչ. մռմռունջ, հեծութիւն, ցաւ. քրթմնջիւն։

To Whine, բ, չ. Կաղկանձել. հեծել, ճչել, մռմռջել, քրթմնջել։

To Whínny հուիննի բ, չ. Վրնջել, խրխնջել, խանչել, զռալ։

Whínyard հուինեըրտ գ. Սուսեր անպիտան։

Whip հուիփ գ. Խարազան, մտրակ, գաւազան։ — -cord, չուանեայ խարազանի։

To Whip, բ, ն. Հարկանել, բաղխել, գանել, ծեծել, հարկանել խարազանաւ, ձաղկել. կարել հարևանցի. պատժել, խրատել. երգիծանել. պատատել, պատել։

To Whip, բ, ն. — out, — on, — up, — away, Խլել, յափշտակել, 'ի բաց առնուլ, հանել, ձեռն արկանել, առնուլ հնարիւք կամ ճարտարութեամբ։

To Whip, բ, չ. Ոստնուլ, վազել կամ ելանել 'ի վեր։

Whipgrafting հուիփկրէֆթինկ գ. Եղանակ ինչ պատուաստելոյ։

Whiphánd հուիփհէնտ գ. Առաւելութիւն, յաղթութիւն։

Whíplash հուիփլէշ գ. Ծայր խարազանի։

Whípper հուիփփըր գ. Որ խրատէ խարազանաւ կամ գաւազանաւ։

Whíppingpost հուիփփինկփօսթ գ. Սիւնակ յոր կապեալ ձաղկեն զպատժապարտս։

Whípsaw հուիփսօ գ. Բերիչ ինչ հիւսանց, հարթիչ։

Whípstaff հուիփսթէֆ գ. Լծակ կամ ըմբռնեալ ղեկի նաւուն։

Whípster հուիփսթըր գ. Խորամանկ կամ ճարտար ոք։

Whirl հուըրլ գ. Պտոյտ, շրջան, հոլովումն. գունտ մանուածի։ — bat, կաշեայ զէն ինչ ձեռաց և բազկաց նախնի բռնամարտկաց։ — bone, ոսկր ծնգաց, գունդք։ — igig, խաղալիկ ինչ մանկանց։ — pit, — pool, յորձանուտ, պտոյտք։ — -wind, մրրրիկ, փոթորիկ։ [հոլովել։

To Whirl, բ, ն. Պտուտել, շրջանակել,

To Whirl, բ, չ. Պտուտիլ, ման առնուլ, հոլովիլ. շարժիլ արագ, շտապիլ, խուճապիլ։

Whírring հուըրրինկ ած. Որ բաղխէ զթևս։

Whisk հուիսք գ. Խոզանակ կամ աւել զգեստուց. ման ինչ զգեստուց կանանց։

To Whísk, բ, ն. Աւել ածել, մաքրել. առնուլ հնարիւք, բառնալ կամ տանել ճարտարութեամբ,

Whísker հուիսքըր գ. Ընչացք։

Whísper հուիսփըր գ. Շշնջիւն, քրթմնջիւն, հծծումն, բամբասկութիւն, թելադրութիւն։

To Whísper, բ, չ. Շշնջել, հծծել։

To Whísper, բ, ն. Ծանուցանել գաղտ, խօսել յունկանէ, ազդել յունկն։

Whísperer հուիսփըրըր գ. Շշնջող, քրթմնջող. առանձնախօսու, քսու, բանսարկու։

Whist ! հուիսթ մբ. Լուռ լեր։

Whist, գ. Խաղ ինչ թղթոց։

Whístle հուիսըլ գ. Սուլումն, շչիւն. հնչիւն հողմոյ. երգոյ, կոկորդ, գործարան հնչման. սրինգ, գործիք սուլելոյ. կոչումն, ձայն, բարբառ։

To Whístle, բ, չ. Սուլել, շչել. փչել սրինգ հարկանել. շաչել, շառաչել, հնչել։

To Whístle, բ, ն. Կոչել սուլելով։

Whístler հուիսլըր գ. Սուլիչ։

Whit հուիթ գ. Յոդ, նշանախեց, խուն ինչ, ամենևին։

White հուայթ գ. Սպիտակ, սպիտակութիւն, գոյն սպիտակ. նշաւակ (նետի). սպիտակուց ձուոյ. սպիտակուց աչաց:

White, ած. Սպիտակ, ձիւնափայլ, սպիտակափառ, պայծառ, լուսափայլ. ծաղկեալ ալեօք. այլագունեալ, շառագունեալ. մաքուր, անբիծ. պարզերես, առանց ամօթոյ:

To White, բ, ն. Սպիտակացուցանել, բուել:

Whitelead հուայթլէտ գ. Կապար սպիտակ կամ փոխարկեալ 'ի կիր:

Whitelívered հուայթլիվըրտ ած. Նախանձոտ, յաչաղկոտ, չարակամ:

Whítely հուայթլի ած. Դեղնեալ, այլագունեալ:

Whítemeat հուայթմիթ գ. Կաթնեղէն կերակուր:

To Whíten հուայթըն բ, ն. Սպիտակացուցանել, բուել. մաքրել, շպարել:

To Whiten, բ, չ. Սպիտականալ:

Whítener հուայթնըր գ. Սպիտակացուցիչ:

Whíteness հուայթնէս գ. Սպիտակութիւն. այլագունութիւն. մաքրութիւն:

Whítepot հուայթփօթ գ. Զուաղեղ:

Whítethorn հուայթթհօրն գ. Փուշ սպիտակ:

Whítewash հուայթուօշ գ. Սնգոյր. ներկ սպիտակ, բուռ:

Whítewine հուայթուայն գ. Գինի սպիտակ:

Whíther հուիթհըր մ. Ո՞ւր, յո՞. ուր, ուրանօր, յոր վայր, յորում վայրի: — soever, յոր վայր և, ուրանօր և:

Whíting հուայթինկ գ. Ձուկն ինչ. բուռ, կիր սպիտակ:

Whítish հուայթիշ ած. Փոքր մի սպիտակ, հարեալ 'ի սպիտակ:

Whitíshness հուայթիշնէս գ. Փոքր մի սպիտակութիւն:

Whítleather հուիթլէթհըր գ. Կաշի յօրինեալ պաղլեղաւ:

Whítlow հուիթլօ գ. Խաղաւարտ եղնգանց (անձ. փօլսմա):

Whítster, Whíter հուիթսթըր, հուայթըր գ. Թափիչ. բուիչ, բասարար:

Whítsuntide հուիթսընթայտ գ. Պենտեկոստէ, գալուստ Հոգւոյն սրբոյ:

Whíttentree հուիթթընթրի գ. Կաղամախ, կաղամախի:

Whíttle հուիթթըլ գ. Դանակ ինչ:

To Whíttle, բ, ն. Կտրել դանակաւ:

To Whiz հուիզ բ, չ. Բզզել, շաչել, շառաչել:

Who հու դեր. Որ, ո. որ ոք, որ միանգամ. ո՞: — ever, որ ոք, ո ոք, որ միանգամ, ո ոք և իցէ:

Whole հօլ ած. Բոլոր, բովանդակ, ողջոյն, համակ համօրէն, ամենայն. կատարեալ, անթերի, համբուն. ողջանդամ, ողջ, անարատ, անվթար, անվնաս, աներկեւան:

Whole, գ. Բոլոր, բովանդակ, բովանդակութիւն, գումարութիւն, ամբողջութիւն, բովանդակ կազմութիւն:

Whólesale հօլսէյլ գ. Վաճառ մեծաքանակ. բովանդակութն, ամբողջ զանգուած կամ քանակութիւն:

Whólesale, ած. Որ գնէ կամ վաճառէ մեծագոյն քանակաւ, որ գնէ կամ վաճառէ զբովանդակն:

Whólesome հօլսըմ ած. Ողջամիտ, անարատ. առողջ, առողջարար. պիտանի, օգտակար, շահաւէտ, հոգեշահ. հաճոյ, հաճոյական, ընտիր, վայելուչ:

Whólesomely հօլսըմլի մ. Յառողջութն. յօգուտ, 'ի շահ:

Whólesomeness հօլսըմնէս գ. Առողջութիւն. օգուտ, շահ, պիտանութիւն:

Whólly հօլլի մ. Ողջոյն, բովանդակ, անթերի, լիով. բոլորովին, ամենևին, ամենայնիւ, գլխովին, խսպառ:

Whom հում դեր. Զոր, զորս: — soever, զոր և, զորս միանգամ:

Whoop հուփ գ. Տես Hoop. Ձայն, աղաղակ, յոպոպ:

To Whoop, բ, չ. Ձայն արձակել, աղաղակել:

To Whoop, բ, ն. Թշնամանել, նախատել, ծիծաղել, այպանել:

Whore հօր գ. Պոռնիկ, բոզ: — master, — monger, բոզարած, բոզաբոյծ:

To Whore, բ, չ. Պոռնկիլ, բոզարած լինել:

To Whore, բ, ն. Պղծել, ապականել (զկոյս կամ զկին):

Whóredom հօրտըմ գ. Պոռնկութիւն, բոզութիւն, անառակութիւն:

Whóreson հօրսըն գ. Պոռնկորդի, աղջկորդի:

Whórish հօրիշ ած. Պոռնկական, վաւաշ, պագշոտ, անառակ:

Whórtle-berry հուըրթըլպէրրի. Տես Whurt.

Whose հուզ դեր. Որոյ կամ որոց:

Whóso, Whosoéver հուսօ, հուսօէվըր դեր. Որ ոք, որ միանգամ, ո ոք և:

Whurt հուըրթ գ. Մոր, պտուղ մորենւոյ:

Why հուայ մ. Ընդէ՞ր, վասն է՞ր, առ ի՞մէ, վասն որոյ, յոյր սակս, զի. ուրեմն:

Wick ուիք գ. Պատրոյգ ճրագի:

Wícked ուիքէտ ած. Չար, անզգամ, ամպարիշտ. խեռ, սատանայ. վատթար, վնասակար, Թունաւոր, ապականիչ:

Wíckedly ուիքէտլի մ. Զարութեամբ, չարաչար, անզգամութեամբ, վատթարագոյնս:

Wíckedness ուիքէտնէս գ. Զարութիւն, անզգամութիւն:

Wícker ուիքըր ած. Կազմեալ կամ հիւսեալ յոստոց ուռենւոյ կամ 'ի կողերց:

Wícket ուիքէթ գ. Դռնակ:

Wide ուայտ ած. Լայն, ընդարձակ, մեծ, բացեալ, տարածեալ. հեռի, 'ի բացեայ, օտար:

Wide, մ. Հեռի, 'ի բացեայ, հեռագոյնս. լայնաբար, ընդարձակագոյնս, մեծապէս:

Wídely ուայտլի մ. Ընդարձակ, լայնաբար, ընդարձակագոյնս. հեռի, հեռագոյնս, 'ի բացեայ:

To Wíden ուայտըն բ, ն. Լայնել, ընդարձակել, բանալ, տարածել:

To Wíden, բ, չ. Ընդարձակիլ, բանիլ, տարածիլ:

Wídeness ուայտնէս գ. Լայնութիւն, ընդարձակութիւն, տարածութիւն, մեծութիւն:

Widgeon ուիճըն գ. Մրափիս, ազգ ինչ բադի:

Wídow ուիտօ գ. Կին այրի, այրի:

To Wídow, բ, ն. Այրիացուցանել. տալ զպաշտպանական այրւոյ, զրկել, հանել, կողոպտել:

Wídower ուիտօըր գ. Այրի այր:

Wídowhood ուիտօհուտ գ. Այրիութիւն. պաշտպանական այրւոյ տուեալ 'ի ժառանգութենէ առն մեռելոյ:

Wídowhunter ուիտօհընթըր գ. Հետամուտ կամ 'ի խնդիր այրւոյ:

Wídowmaker ուիտօմէյքըր գ. Որ այրիացուցանէ, որ զրկէ զկին յառնէ:

Width ուիտթհ գ. Լայնութիւն, ընդարձակութիւն, միջոց:

To Wield ուիլտ բ, ն. Վարել, շարժել, ճօճել, շոշացուցանել. բառնալ, կրել, ունել, վերացուցանել: [բառար:

Wiéldy ուիլտի ած. Դիւրաշարժ, դիւ-

Wíery ուայըրի ած. Հիւսեալ կամ յեռեալ 'ի թելից. խոնաւ, գիճին:

Wife ուայֆ գ. Կին, ամուսին:

Wig ուիկ գ. Պիտակ վարսք, կեղծ ծամք:

Wight ուայթ գ. Այր, կին, անձն, ոմն. ստեղծուած, գոյակ, էակ, իմն, ինչ:

Wild ուայլտ ած. Անընտել, ամեհի. վայրի, վայրենի. անապատ, ամայի, անբնակ. վայրագ, խուժադուժ, բիրտ, անողոք, ամարդի, անհամեստ. անհնարին, աստիկ, անսանձ, զեղծ, անտաշ, մոլի, անկարգ, անչափ. յողդողդ, փոփոխամիտ. օտար, այլանդակ, անհեթեթ, անձնանի. մտացածին:

Wild, գ. Անապատ, ամայի:

To Wílder ուիլտըր բ, ն. Մոլորեցուցանել յանապատի:

Wílderness ուիլտըրնէս գ. Անապատ, տեղի ամայի կամ անմարդաբնակ:

Wíldfire ուայլտֆայր գ. Նիւթ ինչ դիւրավառ և գժուարաւ շիջանելի:

Wildgoosechàse ուայլտկուսչէյս գ. Որս վայրի սագուց. խնդիր գժուարին իրաց, ընդունայն ժամավաճառութիւն:

Wílding ուայլտինկ գ. Վայրի խնձոր:

Wíldly ուայլտլի մ. Վայրենաբար, ամեհաբար, մոլեգին, յանհնարինս. անմտաբար, անհամեմատաբար. այլանդակս, անհեթեթս, յանչափս. բրտաբար, գեղջկօրէն:

Wíldness ուայլտնէս գ. Բրտութիւն, խուժդուժութիւն. անկարգութիւն, անտաշութիւն. վայրագութիւն, վայրենութիւն, գազանութիւն, կատաղութիւն. յիմարութիւն, անմտութիւն:

Wile ուայլ գ. Հնարք, ճարտարութիւն, խորամանկութիւն, խաբէութիւն, նենգութիւն, դաւ, պատրանք:

Wilful ուիլֆուլ ած. Կամակոր, յամառ, խստապարանոց. կամաւոր, ինքնակամ, ինքնայօժար:

Wílfully ուիլֆուլլի մ. Կամակորութբ, յամառութեամբ. կամաւորապէս, ինքնին, կամակոր մտօք:

Wílfulness ուիլֆուլնէս գ. Կամակորութիւն, յամառութիւն, կամապաշտութիւն:

Wílily ուայլիլի մ. Նենգաւ, նենգանօք, դաւաճանութեամբ, ընդ խաբս:

Wíliness ուայլինէս գ. Դաւաճանութիւն, նենգութիւն, խաբէութիւն, պատրանք, խարդախութիւն, հնարք, խորամանկութիւն:

Will ուիլ գ. Կամք. կամիլն, կամեցողութիւն. ընտրութիւն կամաց. հաճոյք, հաճութիւն. իշխանութիւն, հրաման. իղձ, փափաք, ցանկութիւն. կտակ: Good- –, շնորհք, բարերարութիւն, սէր, հաճութիւն. կամակատարութիւն, յօժարութիւն, լաւակամութիւն. ուղիղ կամ բարի դիտաւորութիւն: Ill- –, չարութիւն կամաց, չարութիւն, չարակամութիւն, ատելութիւն:

To Will, բ, ն. Կամել, հաճիլ. ցանկալ, փափաքել, խնդրել. հրամայել, պատուիրել: Կազմէ և զապառնի եղանակ բայից, զոր օրինակ՝ I – come, եկից, գալոց եմ: I – say, ասացից: [կամեցող, փափաքող:

Willing ուիլլինկ ած. Կամակար, յօժար.

Wíllingly ուիլլինկլի մ. Կամաւորաբար, կամաւ, մտադիր. կամովին:

Wíllingness ուիլլինկնէս գ. Հաճութիւն, յօժարութիւն, պատրաստականութիւն, կամաւորութիւն:

Willow ուիլօ գ. Ուռի, ուռենի։

Willowish ուիլօիշ ած. Ուռենագոյն։

Wily ուայլի ած. Ճարտար, խորամանկ, նենգաւոր, հնարիմաց, չարահնար։

Wimble ուիմպըլ գ. Գչիր։

Wimble, ած. Տօյտ, երագ, արագաշարժ, յաջողակ։

Wimple ուիմփըլ գ. Քօղ, շղարշատես. հողմացոյց դրօշ նաւուց։

To Wimple, բ, ն. Աքօղել, ծածկել, քօղարկել։

To Win ուին բ, ն. Յաղթել, պարտել, տիրել, առնուլ, ստանալ. ունել, բերել'ի ձեռս, առաւելուլ, գեր'ի վերոյ լինել. հրապուրել. յանդուցանել, որսալ, պատրել։

To Win, բ, չ. Յաղթել, յաղթական լինել. տիրել, տիրապետել, իշխել, զօրանալ. յաղթող լինել կամ ստանալ'ի խաղու։

To Wince ուինս բ, չ. Անկուշել, աքացել, կիցս արձակել, ընդդէմ դառնալ։

Winch ուինչ գ. Անուորդ, պտուտակ։

To Winch, բ, ն. Ոլորել, գալարել, գելուլ, ճնշել։ Տես to Wince.

Wind ուինտ գ. Հողմ. հողմացոյց. շունչ, տարերաց շնչոյ, շնչառութիւն. սիգ., օդ. փչումն, հնչիւն, ձայն. հոտ դարշ, դարշահոտութիւն. փուք որովայնի, փքախտութիւն. ունայնութիւն, նանրութիւն։ To go down the –, սկարանալ, վատթարանալ, ոչ յաջողիլ։ To take, have the –, տիրել, զօրանալ, գեր 'ի վերոյ լինել։

To Wind ուայնտ բ, ն. Փչել, հարկանել, հնչեցուցանել. ոլորել, գալարել. շրջանակել, պտուտել. շարժել, դարձուցանել, ուղղել, վարել. մածանել, մանել, առըրգել. փոխել, փոփոխել, շրջել. պատատել, պատել. ունել, ամփոփել։ – out, զերծուցանել, ազատել, ճողոպրել։ – up, կծկել, պատատել 'ի կծիկն. ամփոփել, կարճել, համառօտել. լարել (ժամացոյցն). նորոգել զշարժումն, զօրացուցանել. ամբառնալ, հանել, վերացուցանել, ձգել. լարել կամ յարմարել (զնուագարանն). յարմարել, յարդարել, կազմել, յօրինել, ուղղել։

To Wind, բ, չ. Դառնալ, փոխիլ, փոփոխիլ, շրջիլ. պատատիլ, պատիլ. կծկիլ, ամփոփիլ. պտուտիլ, շրջան կամ ման առնուլ. գալարիլ, ոլորիլ։ – out, ազատիլ, ճողոպրիլ, զերծանիլ։

Windbound ուինտպաունտ ած. Արգելեալ յերեսաց հողմոյ, որ ունի հողմն հակառակ։

Windegg ուինտէկ գ. Ձու սին կամ անբեղմնաւոր։

Winder ուայնտըր գ. Որ պտուտէ կամ պատատէ։

Windfall ուինտֆօլ գ. Պտուղ հոսեալ 'ի հողմոյ. հրխտակ անակնկալ, բարեբաղդութիւն։

Windflower ուինտֆլաուըր գ. Հողմածաղիկ,

Windgall ուինտկօլ գ. Ուռոյցք ինչ ոտից ձիոց։

Windgun ուինտկըն գ. Հողմահար (հրացան)։

Windiness ուինտինէս գ. Փքոտութիւն, փուք. փքացումն, գոռոզութիւն։

Winding ուայնտինկ գ. Ոլորս, պտոյտք, շրջան, մանուած. պատուած։

Windingsheet ուայնտինկշիթ գ. Պատանք կամ կտաւ մեռելոյ։

Windlass ուինտլէս գ. Անուորդ ինչ. ըմբռնեցող, մեքենա։

Windle ուինտլ գ. Կարժառ։

Windmill ուինտմիլ գ. Հողմաղաց, աղօրիք հողմաշարժ։

Window ուինտօ գ. Պատուհան, լուսամուտք. փեղկ կամ ապակափեղկ պատուհանի. խաչաձև կիր խոտորնակ գիծք. ծակ։

To Window, բ, ն. Զարդարել պատուհանօք, լուսամուտս յօրինել. դնել կամ կացուցանել առ պատուհանին. բանալ, ճեղքել, պատառել։

Windpipe ուինտփայփ գ. Խուշափող, փող պարանոցի, կոկորդ։

Windward ուինտուըրտ մ. Ի հողմն կոյս։

Windy ուինտի ած. Հողմալից, հողմուտ, հողմաւոր. մնոտի, ունայն. հողմածուփ, հողմայոյզ, մրրկալից. օդալից. փքուտ, փքարար։

Wine ուայն գ. Գինի. ըմպելի։ – -cellar, գինետուն, շտեմարան գինւոյ։ – -glass, բաժակ գինւոյ, ըմպանակ։ – -press, հընձան գինւոյ։ – -bibber, գինարբու, արբշիռ, արբեցող։

Wing ուինկ գ. Թև. փեղկ, թափչք. կողմն։

To Wing, բ, ն. Թևս յօրինել, թափչս կամ թևս տալ. կազմել թևս զօրաց, կարգել զզօրս 'ի կողմանէ։

To Wing, բ, չ. Թռչիլ, թափչս առնուլ, սլանալ։

Winged ուինկէտ ած. Թևաւոր. արագաթափ, երագընթաց։

Wingshell ուինկշէլ գ. Թևապատեան, պատեան թևոց։

Wingy ուինկի ած. Թևաւոր, թռչական, արագաթափ։

Wink ուինք գ. Կափուցումն աչաց, թարթափ կամ քթթել ական. ակնարկութի., նշան տալով աչօք։

To Wink, բ, չ. Փակել, խփել կամ կափուցանել զաչս. թարթափել կամ քթթ-

թել զակն. ակնարկել, ակնարկի առնել աչօք, մթացուցանել, մթագնել. 'ի չաւոս լինել, զանց առնել, լռել, հաւանիլ. մըթագնիլ, աղօտանալ:

Wínker ուի՛նքըր գ. Որ կափուցանէ կամ թարթափէ զաչս. որ ակնարկի առնէ:

Wínkingly ուի՛նքինկլի մ. Կկոցեալ աչօք:

Wínner ուի՛ննըր գ. Յաղթող 'ի խաղու:

Wínning ուի՛ննինկ ած. Հրապուրիչ, ըղ-մայլեցուցիչ:

Wínning, գ. Գումար դրամոց առացեալ 'ի խաղի:

To Wínnow ուի՛ննօ բ, ն. Հոսել զցորեան, երնել. հողմահարել, բաղխել թեւովք, չոր-ժել. խարբալել, մաղել. քննել. անջատել, որոշել, զատանել, մաքրել:

To Wínnow, բ, չ. Հոսել զցորեան:

Wínnower, ուի՛ննօըր գ. Որ հոսէ զցո-րեան:

Wínter ուի՛նթըր գ. Ձմեռն:

To Wínter, բ, չ. Ձմերել, անցուցանել ուրեք զձմեռն:

To Wínter, բ, ն. Տալ ձմերել, սնուցա-նել կամ պահել ձմերանի:

Wínterbeaten ուի՛նթըրպիթըն ած. Ձմեռ-նահար, տանջեալ յերեսաց ձմերայնոյ:

Winterchérry ուինթըրչէ՛րրի գ. Բոյս ինչ:

Wínterly ուի՛նթըրլի ած. Ձմեռնային:

Wíntry ուի՛նթրի ած. Ձմերան, ձմեռնա-յին, ձմերական:

Wíny ուա՛յնի ած. Գինեհամ:

Wipe ուայփ գ. Ջնջումն, մաքրութիւն. հարուած բանից, կծանողական բանք, եր-գիծանութիւն. Թաշկին ինչ:

To Wipe, բ, ն. Ջնջել, սրբել, մաքրել. բառնալ, հանել, գողանալ. բաղխել, ցըն-ցել, թօթափել: — out, ջնջել, ջնջել 'ի բաց:

Wíper ուա՛յփըր գ. Մաքրիչ, ջնջան, սրբիչ:

Wíre ուա՛յր գ. Մետաղաթել:

To Wíredraw ուա՛յրտրօ բ, ն. Յօրինել մետաղաթելս, ձգել. յերկարաձգել, եր-կայնել, քարշել կամ ձգել բանի:

Wíredrawer ուա՛յրտրօըր գ. Որ յօրինէ մետաղաթելս, որ ձգէ զոսկի, արծաթ, և այլն:

To Wis ուիս բ, ն. Իմանալ, գիտել:

Wísdom ուի՛զտըմ գ. Իմաստութի, հան-ճար, գիտութիւն. խոհեմութիւն, հնա-րագիտութիւն:

Wise ուայզ ած. Իմաստուն, գիտուն. ուշիմ, հանճարեղ, մտացի, խոհական. քաջ, ճարտար, հնարագէտ, ներհուն, բա-նիբուն:

Wise, գ. Օրինակ, եղանակ, սարաս:

Wíseacre ուա՛յզէյքըր գ. Յիմար, անմիտ, խելագար:

Wísely ուա՛յզլի մ. Իմաստնաբար, հան-ճարով, զգուշութեամբ:

Wíseness ուա՛յզնէս գ. Իմաստութիւն, հանճար:

Wish ուիշ. Իղձ, փափագ, տենչ, ցան-կութիւն, ուխտ սրտի, յօժարութիւն:

To Wish, բ, չ. Ցանկալ, փափագել, ըղ-ձալ, տենչալ, յօժարել:

To Wish, բ, ն. Ցանկալ, փափագել, ըղ-ձալ, տենչալ. մաղթել, հայցել, խնդրել:

Wísher ուի՛շըր գ. Փափագող:

Wíshful ուի՛շֆուլ ած. Ցանկացող, փա-փագող, լի փափագանօք. ըղձալի, ցանկա-լի, տենչալի, փափագելի, սիրելի:

Wíshfully ուի՛շֆուլլի մ. Տենչմամբ, փա-փագանօք, ուխտիւք:

Wísket ուի՛սքէթ գ. Կողով, սակառի:

Wisp ուիսփ գ. Բուռն կամ տրցակ մի խոտ կամ յարդ:

Wist ուիստ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Wis բային:

Wístful ուի՛ստֆուլ ած. Մտախոհ, յա-ռեալ 'ի խորհուրդս, մտադիր:

Wístfully ուի՛ստֆուլլի մ. Մտադրութբ, փութաջան, խնամով:

Wístly ուի՛ստլի մ. Մտադրութեամբ, յառեալ:

Wit ուիթ գ. Հանճար, միտք, խելք, ու-շիմութիւն, նրբութիւն մտաց, զգօնութի. այր զգօնամիտ, հանճարեղ. հնարագէտ, ճարտար, հնարիմաց. ողջմտութի. հնարք, ճարտարութիւն, հնարագիտութիւն, խա-բէութիւն, խորամանկութիւն:

To Wit, բ, չ. Գիտել. to — իմա, այս է:

Witch ուիչ գ. Կին վհուկ կամ կախարդ. գետեղր բազմամանուած:

To Witch, բ, ն. Դիւթել, կախարդել:

Wítchcraft, Wítchery ուի՛չքրէֆթ, ուի՛չըրի գ. Դիւթութիւն, կախարդութիւն, հմայք. ազդեցութիւն, զօրութիւն (վեր-նական):

Wítcracker ուի՛թքրէքըր գ. Ծաղրածու. խաղարկու, զուարճացուցիչ:

Wite ուայթ գ. Նախատինք, ամբաստանք, պարսաւ:

To Wite, բ, ն. Այպանել, անգոսնել, պախարակել:

With ուիթհ նխ. Համդերձ, ընդ, կից. առ, 'ի մէջ. 'ի վերայ: — art, արուեստիւ, ճարտարութեամբ:

Withál ուիթհօ՛լ մ. Միանգամայն, ընդ նմին, նաև, այլև, նոյնպէս, ևս:

To Withdráw ուիթհտրօ՛ բ, ն. Յետս քար-շել կամ ձգել, նահանջել, 'ի բաց առնուլ, հեռացուցանել. յետս կոչել կամ դար-ձուցանել:

To Withdráw, բ, չ. Նահանջիլ, յետս կամ 'ի բաց կալ, խորշիլ, հեռանալ, մեկնիլ, անդի ալ:

Withdráwingroom ուիթհտրօ՛ինկրում գ. Ներքին սենեակ կամ դահլիճ:

Withe ուիթհ գ. Ոստ ուռենւոյ. կապ:

To Wíther ուի՛թհըր բ, չ. Ազազիլ, թառշամիլ, թառամիլ, ցամաքիլ. կորնչիլ, ապառիլ, բառնիլ. երիթանալ, ակարանալ:

To Wíther, բ, ն. Ազազեցուցանել, թառշամեցուցանել, ցամաքեցուցանել. արկանել, ակարացուցանել, բառնալ զզօրութի:

Wítherband ուի՛թհըրպէնտ գ. Մասն ինչ թամբի ձիոյն:

Wítheredness ուի՛թհըրտնէս գ. Ազազումն, թառշամութիւն, ցամաքութիւն, չորութիւն:

Wíthers ուի՛թհըրզ գ. Յօդուածք անրակի կամ քամակի:

Wítherwrung ուի՛թհըրրընկ գ. Վէրք պատճառեալ յանպիտանութենէ թամբի:

To Withhóld ուիթհհօ՛լտ բ, ն. Ունել, ըմբռնել, պահել, արգելուլ, խափանել, սանձել, նահանջել. բառնալ, 'ի բաց առնուլ:

Withhólder ուիթհհօ՛լտըր գ. Որ ունի, որ նահանջէ, որ 'ի բաց առնու:

Withín ուիթհի՛ն նխ. Ի, 'ի մէջ, 'ի միջի. ընդ. 'ի սահմանի, 'ի չափու, ոչ արտաքոյ. 'ի միջոցի, 'ի ներքս:

Withín, մ. Ի ներքս, 'ի ներքոյ, 'ի ներքուստ. 'ի տան, առ ինքն, 'ի սրտի, 'ի միտս:

Withinsíde ուիթհինսա՛յտ մ. Ի ներքս անդ, 'ի ներքին կողմն:

Withóut ուիթհա՛ուտ նխ. Առանց, բաց 'ի, արտաքոյ: – labour, անաշխատ, դիւրաւ:

Withóut, մ. Արտաքոյ, արտաքուստ. առ արտաքս, առ երեսս:

Withóut, շ. Այլ թէ ոչ, բայց եթէ, բայց միայն:

To Withstánd ուիթհսթէ՛նտ բ, ն. Ընդդէմ կամ հակառակ կալ, ընդդիմանալ, հակառակիլ, ընդդիմամարտիլ, դիմակաց լինել:

Withstánder ուիթհսթէ՛նտըր գ. Ընդդիմակաց, հակառակորդ, թշնամի, ընդդիմամարտ:

Wíthy ուի՛թհի գ. Ազգ ինչ ուռւոյ:

Wítless ուի՛թլէս ած. Անիմաստ, իմաստազիրկ, անհանճար, անմիտ, անխորհուրդ, անկեալ 'ի մտաց:

Wítling ուի՛թլինկ գ. Իմաստակ:

Wítness ուի՛թնէս գ. Վկայութիւն. վկայ: With a –, վկայութեամբ, ճշմարտիւ, արդեամբք:

To Witness, բ, ն, և չ. Վկայել, տալ վկայութիւն

Wítsnapper ուի՛թսնէփփըր գ. Որ արուեստակութեամբ առնէ պատասխանի:

Wítted ուի՛թթէտ ած. Ուշիմ, հանճարեղ, մտացի, ճարտարամիտ:

Wítticism ուի՛թթիսիզմ գ. Իմաստակութիւն, սնոտի ճարտարութիւն մտաց:

Wíttily ուի՛թթիլի մ. Ճարտարմտութբ, իմաստնաբար. հնարագիտութեամբ, ճարտարութեամբ:

Wíttiness ուի՛թթինէս գ. Խորագիտութիւն, զգօնութիւն, ճարտարմտութիւն:

Wíttingly ուի՛թթինկլի մ. Գիտութեամբ, գիտմամբ, կամաւ:

Wíttol ուի՛թթօլ գ. Կնակուտ, որ ունի կին շնաբարոյ: [ւատ:

Wíttolly ուի՛թթօլլի մ. Իբրև զկնակու-

Wítty ուի՛թթի ած. Ուշիմ, մտացի, մտավարժ, սրամիտ, հանճարեղ. անակնկալ, հանճարիմաստ, ճարտար. երգիծանող, կծու, կծողական:

Wítwal ուի՛թուօլ գ. Փայտփոր (թռչ.):

Wítworm ուի՛թուըրմ գ. Որդ խելաց:

To Wive ուայվ բ, չ. Ամուսնանալ, կին ածել, առնուլ 'ի կնութիւն:

To Wive, բ, ն. Ամուսնացուցանել. առնուլ 'ի կին:

Wívely ուա՛յվլի ած. Կանացի, կնոջ:

Wives ուայվզ. Յոգն. Wife բառի:

Wízard ուի՛զըրտ գ. Գուշակ, կիւս, հըմայագէտ, դիւթ, վհուկ, կախարդ:

Woad ուօտ գ. Լրջաբոյս (տճ. չիվիտ օթու):

Wóbegone ուօ՛պիկօն ած. Եղկելի, ողորմելի. ցաւագին, վշտագին, բազմաղէտ:

Woft ուօֆթ. Վաղեմի անցեալ ընդունելութիւն to Waft բայի:

Wóful ուօ՛ֆուլ ած. Վշտագին, ցաւագին, տառապեալ. թշուառ, աղետաւոր. հէք. թշուառական. չար, անզգամ. ստաբանի, այլանդակ:

Wófully ուօ՛ֆուլլի մ. Վշտագինս, ցաւագինս. ողորմ. չարաչար:

Wófulness ուօ՛ֆուլնէս գ. Աղէտ, թշուառութիւն, վիշտ, տառապանք:

Wold ուօլտ գ. Դաշտ, դաշտավայր:

Wolf ուուլֆ (յոգն. wolves ուու՛լվզ) գ. Գայլ: – -dog, գամփռ: – -sbane, ակոնիտոն (խոտ թունաւոր): – -milk, կաթնջան. գայլխոտ:

Wólfish, Wólvish ուու՛լֆիշ, ուու՛լվիշ ած. Գայլանման, յափշտակող, ապականիչ:

Wóman ուու՛մըն (յոգն. women ուի՛մէն) գ. Կին. նաժիշտ, աղախին: Young –, մանկամարդ, օրիորդ, աղջիկ: Old –, պառաւ: – -hater, կնատեաց: – head, – hood, կնութիւն, իգութիւն, ազգ կամ սեռ կանանց:

– -kind, *իգութիւն, ազգ կանանց, կանայք*։ – like, *Տես* Womanly.

To Wóman, *բ, ն.* *Մեղկել, իգացուցանել, կնատ կամ կնամարդի գործել*։

Wómaned *ուու՛-մընտ* *ած.* *Զուգեալ կամ միաբանեալ ընդ կնոջ*։

To Wómanise *ուու՛-մընայզ* *բ, ն.* *Մեղկել, իգացուցանել, կնամարդի գործել*։

Wómanish *ուու՛-մընիշ* *ած.* *Կանացի, կնոջ, իգական*։

Wómanly *ուու՛-մընլի* *ած.* *Կանացի, իգական, կնոջ*։

Wómanly, *մ.* *Իգօրէն, կանացաբար, իբրև զկին*։

Womb *ուու՛մ* *գ.* *Արգանդ, որովայն. խորք, խաւոչ, սիրտ*։

To Womb, *բ, ն.* *Թաղել, ծածկել, թագուցանել*։

Wómby *ուու՛-մի* *ած.* *Ընդարձակ, լայն*։

Won *ուըն.* *Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն* to Win *բայի*։

Wónder *ուը՛նտըր* *գ.* *Զարմացումն, զարմանք, հիացումն, ափշութիւն. սքանչելիք, հրաշք, հիանալի ինչ*։

To Wónder, *բ, չ.* *Զարմանալ, սքանչանալ, հիանալ, ափշիլ, շուարիլ*։

Wónderful *ուը՛նտըրֆուլ* *ած.* *Զարմանալի, սքանչելի, սխրալի, նորասքանչ, նորահրաշ, օտար, նորանշան*։

Wónderfully *ուը՛նտըրֆուլլի* *մ.* *Սքանչելապէս, հրաշիւք. հիացմամբ, զարմացմամբ. 'ի հիացումն, 'ի զարմացումն*։

Wónderment *ուը՛նտըրմէնթ* *գ.* *Զարմացումն, հիացումն, ափշութիւն*։

Wónderstruck *ուը՛նտըրսթրըք* *ած.* *Զարմացեալ, հիացեալ, յապուշ կրթեալ*։

Wóndrous *ուը՛նտրըս* *ած.* *Զարմանալի, սքանչելի, հիանալի, հրաշալի, նորահրաշ, նորանշան, նոր, օտար, անչափ, յոյժ*։

Wóndrously *ուը՛նտրըսլի* *մ.* *Կարի իմն, յոյժ, յանհնարինս, սքանչելապէս, օտարոտի իմն, ահագինս*։

Wont *ուը՛նթ* *գ.* *Սովորութիւն, օրէնք, բարք*։

To Wont, to be Wont *բ, չ.* *Սովորիլ, սովոր լինել, յաճախել, դեգերիլ*։

Won't *ուօ՛նթ.* *Համառօտութիւն* Will not *բառից*։

Wónted *ուը՛նթէտ* *ած.* *Սովոր, սովորեալ, վարժեալ, սովորական*։

Wóntedness *ուը՛նթէտնէս* *գ.* *Սովորութիւն, կրթութիւն*։

Wóntless *ուը՛նթլէս* *ած.* *Անսովոր, արտաքոյ կարգի կամ սովորութեան*։

To Woo *ուու* *բ, ն.* *Հարկանիլ 'ի սէր, գալ զկնով, տռփալ, ցանկալ. խնդրել, պաղատել, մաղթել, ժտել, թախանձել, հրապուրել*։

To Woo, *բ, չ.* *Հարկանիլ 'ի սէր, տարփածու լինել*։

Wood *ուուտ* *ած.* *Ուժգին, սաստիկ, անհնարին, մոլի, կատաղի*։

Wood, *գ.* *Անտառ, մայրի. փայտ*։ – - bind, – -bine, *վարդ Երէքօրի (Թուփ ինչ)*։ – -cutter, – -man, *փայտահար*։ – -fretter, *երևիլ, մինայ*։ – -hole, – -house, *շտեմարան կամ մթերք փայտի*։ – -land, *դաշտ անտառախիտ*։ – -louse, *ճճի բազմոտանի (հարիւրոտնեան)*։ – -monger, *փայտավաճառ*։ – -pecker, *փայտփոր (Թռչ.)*։ – -pigeon, – -culver, *վայրի աղաւնի, հօփալ*։ – -reve, – -ward, *պահապան անտառի*։ – -worn, *ցեց կամ որդն փայտի*։

Woóded *ուու՛տէտ* *ած.* *Անտառալից, լի ծառատնկօվք կամ փայտիւք*։

Woóden *ուու՛տըն* *ած.* *Փայտեղէն, փայտաշէն. ապեղ, անճոռնի, անհեթեթ*։

Woódy *ուու՛տի* *ած.* *Անտառամոլ, անտառախիտ. փայտեղէն, վայրի*։

Woóer *ուու՛ըր* *գ.* *Տարփածու, տարփաւոր, սեղեխ, հոմանի*։

Woof *ուուֆ* *գ.* *Թեզան, աւէշ կտաւոյ. հիւսուած, գործած, պատառ*։

Woóingly *ուու՛ինկլի* *մ.* *Սիրով, տարփանօք, հաճութեամբ, քաղցր*։

Wool *ուուլ* *գ.* *Ասր, գեղմն, բուրդ. մազ, հեր*։ – -pack, *քուրձ բրդալից*։ – -sack, *աթոռ կամ բազմական (ատենակալաց)*։

Woólfel *ուու՛լֆէլ* *գ.* *Մորթ թաւ*։

Woólen *ուու՛լլին* *գ.* *Ասուի, շուխայ*։

Woóllen, *ած.* *Ասուեղէն, բրդեղէն, մազեղէն. թաւ, թաւամազ, խոշոր*։

Woólly *ուու՛լլի* *ած.* *Գեղմնաբարձ, թաւ, ասրալից, բրդալից, ասրաբեր. ասրագործ. ասուի, ասուեայ, բրդեղէն, մազեղէն. նմանն գեղման կամ բրդոյ*։

Word *ուըրտ* *գ.* *Բան, անուն. բան, խօսք, զրոյցք. վկայութիւն, խնդիր. բարբառ, լեզու, բերան. խոստումն, բան. նշան, նշանակ. հրաման, ակնարկութիւն. պատգամ, լուր. վկայութիւն. բան Աստուծոյ, սուրբ գիրք*։ *Բանն աստուածային, Որդին Աստուծոյ*։

To Word, *բ, չ.* *Վիճել, վիճաբանել, հաւաստել*։

To Word, *բ, ն.* *Յուցանել բանիւ կամ գրով, բացայայտել, գրել*։

Wórdy *ուը՛րտի* *ած.* *Բազմաբան, ճոխաբան, ճոռոմ*։

Wore *ուօր.* *Կատարեալ ժամանակ* to Wear *բայի*։

Work ուըրք գ. Գործ, աշխատութիւն, վաստակ, աշխատասիրութիւն. ճիգն. Հընարք, ջան, տառապանք. ասղնագործք, նկարակերտութիւն. հիւսուած, գործածք. ձեռակերտք, արուեստակերտուած. գործ, արարք. ներգործութիւն, ազդեցութիւն: զօրութիւն. եղանակ վարելոյ, ընթացք, ճանապարհ, եղանակ: To set on –, կարգել 'ի գործ կամ յաշխատութիւն, տալ 'ի ձեռս գործ աշխատութեան: – -fellow, գործակից, վաստակակից: – -house, գործատուն, գործարան, կրպակ. տեղի աշխատութեան աղքատաց: – -man, գործաւոր, արուեստագէտ: – -master, ճարտար, արուեստապետ, ճարտարապետ: – -woman, կին նկարակերտ կամ ասղնագործ. կին վարձկան:

To Work, բ, չ. Գործել, աշխատիլ, աշխատ լինել, շարժիլ. խմորիլ, եփիլ, պղպջակիլ. ներգործել, ազդել, զօրել, ընդդիմանալ, Թափանցել, մարսուորիլ. ստանալ, ընդունել, հասանել. տեղի տալ. յուզիլ, խռովիլ:

To Work, բ, ն. Գործել, առնել, կատարել, կազմել, կերտել, յօրինել. հիւսել, նիւթել, արուեստակել. տանել, բերել, ածել, ձգել, արկանել. ազդել, ներգործել. հասանել կամ առնել (ճանապարհ). շարժել, գրգռել, մղել, յառաջ տանել, զօրացուցանել. նկարակերտել, ասղնագործել, հիւսել: – out, գործել, առնել, յառաջ բերել, 'ի գլ ածել, աշխատասիրել, ջնջել, բառնալ, սրբել: – up, ամբառնալ, վերացուցանել, յարուցանել. վարել, 'ի կիր արկանել:

Wórker ուըրքըր գ. Գործօղ, առնօղ. ճարտար, արհեստաւոր, արուեստագէտ, գործաւոր:

Wórkingday ուըրքինկտէյ գ. Առգոյ օր, օր աշխատութեան կամ վաստակոց, օր գործոյ, լուր օր:

Wórkmanly ուըրքմէնլի ած. Ճարտար, քաջարուեստ, արուեստական:

Wórkmanly, մ. Ճարտարապէս, արուեստագիտաբար, քաջիկ, ճարտարութբ:

Wórkmanship ուըրքմէնշիփ գ. Արուեստակերտուած, ձեռագործք. ճարտարութիւն ձեռաց. արհեստ:

Wórkyday ուըրքիտէյ գ. Առգոյ օր, օր վաստակոց:

World ուըրլտ գ. Տիեզերք, ընդհանուրք, աշխարհ ամենայն. յաւիտեան. երկիր, գունտ երկրի, վիճակ աշխարհի, կենցաղ. մարդիկ, ազգ մարդկան, ամենեքին. բազմութիւն յոյժ. առաւ կեանք, առաւելք. ծնընդականութիւն, միահեծան տէրութիւն. ընթացք կենաց, կեանք. առհման երկրի, մասն աշխարհի. հրաշք, սքանչելիք, զարմանք: – without end, յաւիտեանս յաւիտենից, ընդ ամենայն կամ յանսպառ յաւիտեանս: In the –, բառ կարի, որչափ ինչ մարթ կամ հնար էր: For all the –, ճշգիւ, անվթար: [հի կամ ընչից:

Wórldliness ուըրլտլինէս գ. Սէր աշխար-

Wórldling ուըրլտլին գ. Աշխարհասէր, կենցաղասէր, որ ունի սիրտ հարեալ զագահութեան, ընչասէր:

Wórdly ուըրտլի ած. Աշխարհային, կենցաղական, ատենից, անցաւոր, ունայն. աշխարհասէր, մարդկային, հասարակաց:

Wórldly, մ. Ըստ աշխարհի, ըստ կենօք:

Worm ուըրմ գ. Որդն, ճճի. խայթ (խղճի). ոլորս, պտուտակ: – -eaten, ճճեկեր, որդնահար, ցեցակեր, հին, հնացի, անպիտան: – -powder, փոշի ինչ սատակիչ որդանց: – -seed, սերմն եղենի (ունդ ինչ սատակիչ որդանց մարմնոյ, ռմ. խօրթուանէ): – wood, օշինդր, ափսինդ:

To Worm, բ, չ. Գործել կամ ազդել սակաւ առ սակաւ:

To Worm, բ, ն. Հանել առ սակաւ սակաւ. հանել կամ Թափել զորդն:

Wórmy ուըրմի ած. Որդնալից:

Worn ուօրն. Անցեալ ընդունելութիւն ta Wear բայի: – out, մաշեալ, հնացեալ, սպառեալ, ծախեալ, անցուցեալ:

Wórnil ուըրնիլ գ. Որդնուկ, ճճի:

To Wórry ուըրրի բ, ն. Գիշատել, կեղեքել, պատառել. հալածահարել, նեղել, հալածել, աշխատ առնել, խուել:

Worse ուըրս ած. Չարագոյն, վատթարագոյն. չար ևս:

Worse, մ. Չարագոյն կամ չար ևս, վատթարագոյնս, չարաչար:

Worse, գ. Վնաս, առյժ, վատթարութիւն. յոռի, սակաւ քան զարժանն:

Wórship ուըրշիփ գ. Արժանապատուութիւն. աւագութիւն, աստիճան, գերազանցութիւն. տէրութիւն, պատիւ իշխանութեան. երկրպագութիւն, պաշտօն Աստուծոյ. յարգութիւն, պատիւ, մեծարանք, ակնածութիւն. անհնարին կամ զակատեալ սէր, ստփանք:

To Wórship, բ, ն. Երկիր պագանել, պաշտել, պաշտօն կամ երկրպագութիւն մատուցանել. յարգել, պատուել, մեծարել. յանչափս սիրել, զակատիլ 'ի սէր:

To Wórship, բ, չ. Երկիր պագանել, ծունր կրկնել, պաշտել:

Wórshipful ուըրշիփֆուլ ած. Պաշտելի, երկրպագելի, յարգոյ, մեծարոյ, արժանապատիւ:

Wórshipfully ուըրշիփֆուլլի մ. Յարգանօք, մեծարանօք, ակնածութեամբ:

Wórshiper ուըրշիփըր գ. Երկրպագու, պաշտօնատար:

Worst ուըրսթ ած. Զարագոյն կամ վատթարագոյն եւս, չար յոյժ, կարի խիստ վատթար, յոռի յոյժ, ամենաչար:

Worst, գ. Յետին կամ վատթարագոյն վիճակ, յետին կամ անհնարին վատթարութիւն, յետին թշուառութիւն:

To Worst, բ, ն. Նկուն առնել, գձձել, պարտել, յաղթել, հատուցանել կամ արկանել 'ի վերջին թշուառութիւն:

Wórsted ուըրսթէտ գ. Ասր մանեալ, թեղան:

Wórt ուըրթ գ. Խոտ, բոյս. ազգ կաղամբի. նորագ գարեջուր:

Worth ուըրթհ գ. Արժէք, գին. յարգ. պատիւ, մեծութիւն, արժանիք, արդիւնք. պիտանութիւն, կարեւորութիւն:

Worth, ած. Արժանի, որ արժէ կամ ունի զգին. արժանաւոր, արդիւնաւոր. որ ունի:

Wórthily ուըրթհիլի ած. Ըստ արժանւոյն կամ ըստ արժանեաց. արժանաւորապէս, ըստ արդեանց. ըստ իրաւանց, յիրաւի, արդեամբք:

Wórthiness ուըրթհինէս գ. Արժանաւորութիւն, արդիւնք, իրաւունք, արժանիք. արժանապատուութիւն, յարգ, պատիւ, մեծութիւն. պիտանութիւն:

Wórthless ուըրթհլէս ած. Անարժան, անարգ, անպիտան, խոտան:

Wórthlessness ուըրթհլէսնէս գ. Անարժանութիւն, անպիտանութիւն:

Wórthy ուըրթհի ած. Արժանի, արժանաւոր, արդիւնաւոր. յարգոյ, պատուական, ընտիր, ազնիւ, գերազանց. պատժապարտ, յանցաւոր. որ ունի:

Wórthy, գ. Արժանի գովութեան կամ երեւելի ոք:

To Wot ուօթ բ, չ. Գիտել, իմանալ:

Wove ուօվ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Weave բայի:

Wóven ուօվըն. Անցեալ ընդունելութի to Weave բայի:

Would ուուտ. Կատարեալ ժամանակ to Will բայի կազմէ և զանկատար ժամանակ, եւս և զստորադասական և զպայմանի եղանակս: I –, կամէի, կամեցեալ էի, կամեցայ, կամիցիմ, կամեցայց: I could if I –, կարէի եթէ կամէի կամ կամեցեալ էի: – to God, երանի թէ, ո՛ տայր:

Woúlding ուուլտինկ գ. Կամք, ցանկութիւն, փափագ, իղձ, յօժարութիւն:

Wound ուունտ գ. Վէրք, հարուած:

To Wound, բ, ն. Վիրաւորել, հարկանել, խոցել, յանցանել:

Wound, Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Wind բայի:

Wóundless ուունտլէս ած. Անվէր, անխոց, ողջանդամ, անարատ:

Wóundwort ուունտուըրթ գ. Վիրախոտ, վիրաբոյս:

Wox, Woxe ուօքս. Վաղեմի կատարեալ ժամանակ to Wax բայի:

Wóxen ուօքսըն. Վաղեմի անցեալ ընդունելութիւն to Wax բայի:

Wrack րէք գ. Նաւաբեկութիւն. կորուստ, վնաս, աւեր, եղծումն, կործանումն, ապականութիւն: Տես Wreck.

To Wrack, բ, ն. Նաւաբեկ առնել, ընկղմել. խորտակել, տանջել, չարչարել, խոշտանգել:

Wrángle րէնկլ գ. Վէճ, կագ, կռիւ, հակառակութիւն, բանակռուութիւն:

To Wrángle, բ, չ. Վիճել, կագել, հակառակել, բանակռիւ լինել:

Wrángler րէնկլըր գ. Վիճաբան, կռուասէր, հակառակասէր:

To Wrap րէփ բ, ն. Պատել, արկանել զիւրեաւ, ախածանել. պատել, պատատել, փաթութել. դնել, ունել, պարունակել. յափշտակել, զմայլեցուցանել: – up, շաղել, արկանել, ըմբռնել:

Wrápper րէփփըր գ. Որ պատէ կամ պատատէ. պատանք, փաթոյթ:

Wrath րաթհ գ. Բարկութիւն, ցասումն, զայրոյթ, սրտմտութիւն:

Wráthful րաթհֆուլ ած. Լի ցասմամբ, բարկացայտ, ծանրացասումն, կատաղի, անհնարին, զայրագին, մոլեգին:

Wráthfully րաթհֆուլլի մ. Լի ցասմամբ, սրտմտութեամբ, անհնարին կատաղութբ, զայրագին, մոլեգին:

Wráthless րաթհլէս ած. Հեզ, հանդարտ, հեզահամբոյր. անցասումն:

Wreak րիք գ. Քէն, վրէժխնդրութիւն ցասումն, սրտմտութիւն, մոլեգնութիւն, կատաղութիւն:

To Wreak, բ, ն. Վրէժխնդիր կամ քինախնդիր լինել, առնուլ զվրէժ. թափել կամ հեղուլ զցասումն 'ի վերայ:

Wréakful րիքֆուլ ած. Լի ցասմամբ կամ վրէժխնդրութեամբ:

Wréath րիթհ գ. Ոլորս, ոլորք. բոլորք, պսակ, շրջանակ:

To Wreath, բ, ն. Ոլորել, հիւսել, բոլորել. պատել, պատատել, կապել, պսակել, դնել:

To Wreath, բ, չ. Ոլորիլ, բոլորիլ, պատիլ, պատատիլ:

Wreathy ռի՛թհի ած. Ոլորաձև, ոլորապտոյտ, բոլորաձև, բոլորեալ:

Wreck ռէք գ. Նաւաբեկութիւն, խորտակումն կամ ընկղմումն նաւու. եղծումն, ապականութիւն. աւեր, կործանումն, կորուստ. նաւ կամ այլ ինչ խորտակեալ, խորտակումն:

To Wreck, բ, ն. Նաւաբեկել, նաւաբեկ առնել, ընկղմել, խորտակել. վնասել, աւերել, եղծանել, կորուսանել, կործանել:

To Wreck, բ, չ. Նաւաբեկ լինել, խորտակիլ, ընկղմիլ:

Wren ռէն գ. Ցախսարեկ (թռչ.):

Wrench ռէնչ գ. Բռնութիւն, յափշտակութիւն, խլումն. ոլորումն. խախտումն, հարուած, խորտակումն:

To Wrench, բ, ն. Հանել բռնութեամբ, խլել, յափշտակել. ոլորել. խախտել, վնասել, հարկանել, խորտակել:

Wrest ռէսթ գ. Բռնութիւն, յափշտակութիւն, խլումն. թիւրութի՛ւն, ծեքումն:

To Wrest, բ, ն. Հանել՝ի ձեռաց, խլել, յափշտակել. ոլորել, թիւրել, ծեքել, դարձուցանել. մեկնել՝ի թիւրն, կամակորել:

Wréster ռէ՛սթըր գ. Որ խլէ կամ թիւրէ:

To Wréstle ռէ՛սըլ բ, չ. Գօտեմարտիլ, ըմբշամարտիլ, կռուիլ, մաքառիլ, ճգնիլ, ջան գործել:

Wréstler ռէ՛սլըր գ. Գօտեմարտ, ըմբիշ. ախոյեան:

Wretch ռէչ գ. Հէգ, թշուառական, անզգամ. ողորմելի. տառապեալ. անպիտան կամ աղքատ ոք:

Wrétched ռէ՛չէտ ած. Թշուառ, ողորմելի. վշտագին, ցաւագին, աղէտալի. անպիտան, անարժան, անարգ, չնչին. ապիրատ, ապաշնորհ, ատելի:

Wrétchedly ռէ՛չէտլի մ. Թշուառաբար, ողորմ. անարգաբար:

Wrétchedness ռէ՛չէտնէս գ. Թշուառութիւն, ողորմ վիճակ, աղէտ, տառապանք. ժլատութիւն, ապիրատութիւն, չարութի՛ւն:

Wrétchless ռէ՛չլէս ած. Անհոգ, անփոյթ: Տես Reckless.

To Wríggle ռի՛կլ բ, չ. Ոլորիլ, գալարիլ. սողալ. սողոսկիլ:

To Wríggle, բ, ն. Ոլորել, գալարել. սողոսկել, մուծանել:

Wright ռայթ գ. Գործաւոր, արուեստագէտ, ճարտար, շինող, կերտող:

To Wring ռինկ բ, ն. Ոլորել, գալարել. քամել. ճնշել, սեղմել. խայթել. հարկանել, կռել, ճմլել. հանել, խլել, յափշտակել. աշխատ առնել, քաղել զօղխ, նեղել, տանջել. ծեքել, թիւրել, ծամածռել. հարստահարել, կեղեքել, խուել:

To Wring, բ, չ. Նեղիլ, տանջիլ, վշտանալ, ճնշիլ:

Wrínger ռի՛նկըր գ. Որ ոլորէ, քամէ կամ ճնշէ. որ ճմլէ:

Wrínklo ռի՛նքըլ գ. Կնճիռն, խորշոմութիւն. գալարուած, պատռուած, ծալք. խոշորութիւն, անհարթութիւն:

To Wrínkle, բ, ն. Կնճռել, խորշոմեցուցանել. անհարթ գործել:

Wrist ռիսթ գ. Դաստակ ձեռաց: —-band, կապ թևոց շապկի:

Writ ռիթ գ. Սուրբ գիրք, աստուածեղէն տառք. վճիռ, հրաման. գիր, գրուած:

Writ, Կատարեալ ժամանակ to Write բայի:

To Write րայթ բ, ն. Գրել. արձանացուցանել՝ի գիր. դրոշմել, ապաւորել. յառաջ բերել. ծանուցանել գրով:

To Write, բ, չ. Գրել. գրիչ լինել. առել՝ի գիրս. առաքել թուղթ, նամականի առնել. կոչել զանձն, տալ անուն անձին. շարագրել, մատենագրել:

Wríter րա՛յթըր գ. Դպիր. գրիչ, մատենագիր:

To Wríthe րայթհ բ, ն. Ծամածռել, թիւրել. խլել, յափշտակել. ծեքել. ոլորել, գալարել. ճմլել, տանջել:

To Writhe, բ, չ. Ճմլիլ, տանջիլ, նեղիլ:

Wríting րա՛յթինկ գ. Գիր, գրուած, գրչութիւն. գիրք, մատեան, շարագրածք: —master, վարժապետ գրչութեան:

Wrítten րի՛թթըն. Անցեալ ընդունելութիւն to Write բայի: Գրեալ, գրաւոր, գրաւորական:

Wróken րօ՛քըն. Անցեալ ընդունելութի՛ւն to Wreak բայի:

Wrong րօնկ գ. Անիրաւութիւն, վնաս, զրկանք, բռնութիւն, նախատինք. ստութիւն, պատրանք, մոլորութի՛ւն, յանցանք, վրիպակ, թիւրութիւն:

Wrong, ած. Անիրաւ, անարժան, սուտ, պատիր, մոլար. թիւր, խոտորնակ, հակառակ, ընդդէմ. յանցաւոր, սխալեալ, սխալական:

Wrong, մ. Յանիրաւի, յանարժանս, թիւր, խոտորնակի, ընդդէմ:

To Wrong, բ, ն. Անիրաւել, վնասել, նախատել, չար առնել:

Wrongdóer րօնկտո՛ւըր գ. Անիրաւ ոք, վնասապարտ, չարաչար:

Wrónger րօ՛նկըր գ. Անիրաւ, չարարար, յանցաւոր, վնասապարտ:

Wróngful րօ՛նկֆուլ ած. Անիրաւ, անարժան, չար վնասակար:

Wróngfully րօ՛նկֆուլլի մ. Յանիրաւի, յանարժանս, չարաչար, չարութեամբ:

Wrónghead, Wrongheáded ռօնկհէտ, ռօնկհէտէտ ած. Թիւր, թիւրեալ, յետսամիտ:

Wrónglessly ռօնկլէսլի մ. Առանց անիրաւութեան, իրաւամբք, արդարապէս:

Wróngly ռօնկլի մ. Յանիրաւի, չարաչար, թիւր, խոտորնակի, յանդէպս:

Wrote ռօտ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Write բայի:

Wroth ռօթհ ած. Խոժոռեալ, զայրացեալ, գժամնեալ:

Wrought ռօտ. Կատարեալ ժամանակ to Work բայի: Գործեալ, արարեալ, կատարեալ. ազդեալ, ներգործեալ. ծնեալ, յառաջ եկեալ. շինեալ, յօրինեալ. գտեալ, ստացեալ. հնարեալ, նիւթեալ. թափանցեալ, անցեալ ընդ. մտեալ ընդ ծով, վարժեալ, վարեալ, մղեալ. ձեւակերտ, ուրուատակերտեալ. ձեւացեալ, ստեղծեալ, գոյացեալ. յառաջադէմ, զարգացեալ, յառաջեալ. ուղղեալ, կառավարեալ. ամբոխեալ, խռովեալ:

Wrung ռընկ. Կատարեալ ժամանակ և անցեալ ընդունելութիւն to Wring բայի:

Wry ռայ ած. Կոր, թեքեալ. խեղաթիւր, ծամածռեալ. թիւր, խոտորնակ, ծեքեալ:

To Wry, բ, չ. Շեղել, թիւրել, խոտորել:

To Wry, բ, ն. Շեղել, թիւրել, խոտորեցուցանել:

Wynd ուայնտ գ. Նրբափողոց. անցքայլեա ընդ մէջ որմոց և անկողնոց:

X

X էքս ՔՍ: Քսաներորդ չորրորդ և բաղաձայն տառ այբուբենաց Անգղիացւոց. որով օտարազգի բառք միայն վարին:

Xánthic զանթհիք ած. Դեղնաշորթ:

Xébec զիպէք գ. Նաւ մի եռակայմ:

Xeróphagy զիրօֆաճի գ. Չորակերութիւն:

Xerophthálmy զիրօֆթհալմի գ. Չոր աչացաւ:

Xerótes զիրօթիզ գ. Խիստ կամ չոր բնութիւն:

Xiphias զիֆիաս գ. Թրաձուկն:

Xíphoid զիֆօյտ ած. Սրածայր, թրաձև:

Xmas. Համառօտութիւն Christmas բառի:

Xylógraphy զայլօկրաֆի գ. Փայտագրութիւն:

X'yris զայրիս գ. Ժանդահոտ կարմիր շուշան:

Xy'ster զիստըր գ. Քերիչ վիրաբուժի:

Xy'stus զիստըս գ. Սրահ կամարակապ:

Y

Y ուայ Ի, ԱՅ, Ե, Յ: Քսաներորդ հինգերորդ տառ այբուբենաց Անգղիացւոց. որ ըստ ոմանց է զի բաղաձայն է, և է զի ձայնաւոր:

Yacht եօթ գ. Նաւ մի:

Yard եարտ գ. Գաւիթ. կանգնաչափ մի անգղիացւոց. առագաստակալ:

Yárdwand եա՛րտուանտ գ. Չափ կանգնոյ, կանգնաչափ:

Yare եէյր ած. Փոյթ, արագ, շոյտ, յաջողակ, դիւրապատրաստ:

Yárely եէ՛յրլի մ. Փութով, արագութբ, ճարտար, յաջողակս:

Yarn եարն գ. Թրօն, սար մանեալ:

To Yarr եար բ, չ. Հաչել, մռմռալ, ճչել:

Yárrow եէ՛րրօ գ. Հազարատերեւուկ (խոտ):

Yawl եօլ գ. Նաւակ մի, կուր, մակոյկ:

Yawn եօն գ. Յօրանջումն, յօրանջ. բացուած, պատռուած:

To Yawn, բ, չ. Յօրանջել. փեռեկիլ, պատառիլ, ընդարձակիլ, ախոյլ, տարածիլ. ցանկալ, փափաքել:

Yáwning եօ՛նինկ ած. Յօրանջող, թմբերեալ, քնեած:

Yclád իքլէ՛տ ած. Փոխանակ Clad բառի զգեցեալ:

Ycléped իքլէ՛փտ ած. Կոչեցեալ, անուանեալ, յորջորջեալ:

Ydréad իտրէ՛տ. Վաղեմի կատարեալ ժամանակ to Dread բայի:

Ye եի. տէր. Դուք:

Yea եէ մ. Այո, յիրաւի. այն զի, մանաւանդ զի, այնու:

To Yead, to Yede եիտ բ, չ. Երթալ, գնալ, ընթանալ:

To Yean եին բ, չ. Ծնանիլ (ոչխարի):

Yéanling եինլինկ գ. Ոչխարակ, գառնուկ:

Year եիր գ. Ամ, տարի: -s, հասակ ծերութեան, ծերութիւն:

Yéarling եի՛րլինկ ած. Տարեւոր, միամեայ:

Yéarly եի՛րլի ած. Տարեկան, տարեւոր:

Yéarly, մ. Ամի ամի, ամ ըստ ամէ:

To Yearn եէրն բ, չ. Կսկծիլ, մորմոքիլ,

ցաւիլ. չարժիլ 'ի գութ, խանդաղատիլ, կաթոգնիլ:

To Yearn, բ, ն. Յաւելուցանել, կսկծեցուցանել, նեղել:

Yelk էէլք գ. Դեղնուց ձուոյ:

Yell էէլ գ. Կաղկանձիւն, ցաւագին բարբառ, հեծութիւն, ճիչիւն:

To Yell, բ, չ. Կղկանձել, հեծել, ճչել:

Yéllow էէլլօ ած. Դեղին: – -boy, ոսկի դրամ: – -hammer, թռչուն ինչ:

Yéllowish էէլլօիշ ած. Դեղնագոյն, դեղձան, հարեւալ 'ի դեղին, խարտեաշ:

Yéllowishness էէլլօիշնէս գ. Դեղձանութիւն, խարտեաշութիւն:

Yéllowness էէլլօնէս գ. Դեղնութիւն:

Yéllows էէլլօզ գ. Դալուկն անասնոց:

To Yelp էէլփ բ, չ. Հաչել:

Yeóman եօմըն գ. Հարուստ գիւղական, չինական ակր ստացուածոց. թիկնապահ զօրական. սորին աղնուական:

Yeómanry եօմընրի գ. Բազմութիւն հարուստ գիւղականաց:

Yerk էէրք գ. Արագ շարժումն, ոստիւն:

To Yerk, բ, ն. Կիցս արձակել, աքացել, անկուչել:

To Yern էէրն. Տես to Yern.

Yes էէս մ. Այո. այն զի, ամէն:

Yest էէսթ գ. Փրփուր:

Yéster էէսթըր ած. Երեկեան:

Yésterday էէսթըրտէյ գ. Երեկ, երեկեան օր:

Yésterday, մ. Յերեկին, յերեկեան աւուր: [գիշեր:

Yésternight էէսթըրնայթ գ. Երեկեան

Yésternight, մ. Յերեկեան կամ յանցեալ գիշերի:

Yésty էէսթի ած. Փրփրալից:

Yet էէթ շ. Սակայն, սակայն եւ այնպէս, եւ սակայն, 'ի վերայ այսր ամենայնի:

Yet, մ. Եւս, եւ եւս, այլեւ, նաեւ, դարձեալ, վերստին, միւսանգամ, նոյնպէս. տակաւին, մինչդեռ, այն ինչ. տակաւին, ցարդ, ցայս վայր. տակաւին, դեռ, այժմ եւս, արդ խակ, ցարդ եւս. խակ, եւ:

Yew էու գ. Կենձ (ծառ, անգ. պօրսուգ աղաճը):

Yex էէքս գ. Հեծկլտանք: Տես Yux.

To Yex, բ, չ. Հեծկլտալ:

To Yield էիլտ բ, ն. Տալ, բերել, ընծայել, մատուցանել, հատուցանել. պտղաբերել, բուսուցանել, յառաջ բերել. տուաջի առնել, յանդիման ընծայեցուցանել. տեղի տալ, յանձն առնուլ, հաւանիլ. հանել, փչել, արձակել, աւանդել (զհոգի). յանձն առնել, տալ 'ի ձեռս:

To Yield, բ, չ. Զիջանիլ. տեղի տալ, անձնատուր լինել. անսալ, հաւանիլ, յանձն առնուլ:

Yiélder էիլտըր գ. Որ տեղի տայ կամ զիջանի. որ տայ կամ բերէ. որ աւանդէ:

Yoke եօք գ. Լուծ. անուր, գերութիւն. կապանք, շղթայք. ամոլք, զոյգք եզանց: – -elm, նշդարի: – -fellow, – -mate, գործակից, վտանգակից:

To Yoke, բ, ն. Լծել. կապել, զուգակցել, միաւորել, յօդել. արկանել ընդ լծով, հնազանդեցուցանել, գերել, նուաճել, սանձել:

Yolk եօք գ. Դեղնուց ձուոյ: Տ. Yelk.

Yon, Yond, Yónder եօն, եօնտ, եօնտըր ած. Անդ, այդ, մերձակայ, որ հանդէպ, յայն կոյս:

Yon, Yond, Yónder, մ. Անդ, անդր, անդանօր, աչա անդ: [մոլեգին:

Yond, ած. Մոլի, կատաղի, անհնարին,

Yore, Of – եօր մ. Ընդ երկար. երբեմն, յառաջագոյն, կանխաւ:

You եու. Դուր. զձեզ. դուք:

Young եընկ ած. Մատաղ, տղայ, նորահաս, դեռափթիթ, մանկական. կրտսեր, փոքրիկ. անփորձ, տգէտ. նորատունկ, նորաբոյս:

Young, գ. Ձագք, կորիւնք, ծնունդք կենդանեաց: [նի, տղայ:

Yóungish եընկիշ ած. Մանուկ, պատա

Yóungling եընկլինկ գ. Ձագ:

Yóungly եընկլի մ. Անդստին 'ի մանկական տիոց, տակաւին մանուկ գոլով, յերիտասարդական հասակի:

Yóungster, Yóunker եընկսթըր, եընքըր գ. Մանուկ, տղայ, պատանեակ, պատանի:

Your եուր դէր. Ձեր. ստրութեանդ: Այսի yours, յորժամ նախադասի գոյականն, եւ կամ զօրութեամբ խմանի, զոր օրինակ, This is your book, this book'is yours, այս է ձեր մատեան, այս մատեան է ձեր:

Yourséll եուրսէլֆ գ. Դուք ինքնին: յոգն. Yourselves, անձինք ձեր, զանձինս ձեր:

Youth եութհ գ. Մանկութիւն, պատանեկութիւն, երիտասարդութիւն. պատանի, երիտասարդ. մանկունք, պատանիք, երիտասարդք:

Yóuthful եութհֆուլ ած. Մատաղ, մանուկ, նորահաս, նորատի. երիտասարդական, մանկական. տղայ, նորափթիթ:

Yóuthfully եութհֆուլի մ. Երիտասարդապէս:

Yóuthly, Yóuthy եութհլի, եութհի ած. Մատաղ, մանկական, տղայ:

Yule եիուլ գ. Ժամանակ ծննդեան Քրիստոսի:

Z

Z զէտ Զ։ Քսաներորդ վեցերորդ և վերջին տառ բաղաձայն այբուբենաց Անգղիացւոց։

Zány զէյնի գ. Միմոս, խեղկատակ։

Zeal զիլ գ. Նախանձ, նախանձաւորութիւն, փոյթ, եռանդն։

Zeálot զէլըտ գ. Նախանձաւոր, նախանձայոյզ, նախանձախնդիր։

Zéalous զէլըս ած. Նախանձաւոր, նախանձախնդիր, նախանձայոյզ, եռանդնոտ, փութաջան։

Zeálously զէլըսլի մ. Նախանձաւորութեամբ, եռանդագին։

Zeálousness զէլըսնէս գ. Նախանձաւորութիւն, նախանձայուզութիւն։

Zéchin զէքին գ. Ոսկի դահեկան մի։

Zédoary զէտօարի գ. Արմատ մի բժշկական։

Zénith զինիթհ գ. Կէտ գագաթան, գագաթնակէտ, զենիթ։

Zéphyr, Zéphyrus զէֆըր, զէֆըրըս գ. Հողմն արեւմտեան. զեփիւռ, հողմ քաղցրասիւք։

Zest զէստ գ. Կեղև նարնջի արկեալ 'ի գինի. համ, քաղցրութիւն։

To Zest, ե, ն. Համեղացուցանել, քաղցրացուցանել։

Zetétic զիտէտիք ած. Խուզողական։

Zéugma զիւկմը գ. Լծակցութիւն (ըստ քերականաց և ըստ ճարտասանից)։

Zígzag զիկզաք գ. Մանուածապատ շրջան, օձաձև շաւիղ։

Zinc զինք գ. Զինկ (մետաղ մի)։

Zócle զօքըլ գ. Կոճ (ըստ ճարտարապետաց)։

Zódiac զօտիէք գ, Կենդանակամար, զոդիակոս. գօտի, կամար։

Zone զօն գ. Գօտի, կամար. գօտի (աշխարհագրական). շրջան, շրջաբերութիւն, բոլորակ։

Zoógrapher զօօկրէֆըր գ. Կենդանագիր, որ ստորագրէ զկենդանիս։

Zoógraphy զօօկրէֆի գ. Կենդանագրութիւն, ստորագրութիւն կենդանեաց։

Zoólogy զօօլըճի գ. Կենդանաբանութի։

Zoóphyte զօօֆայտ գ. Կենդանատունկ, կենդանաբոյս, կաւաբոյս։

Zoótomist զօօտօմիստ գ. Կենդանահատ, կենդանազննին։

Zoótomy զօօտօմի գ. Կենդանազննութի, կենդանահատութիւն։

Zygóma զիկօմը գ. Ոսկուցիկ ոսկր այտից։

NAMES OF MEN

ԱՆՈՒԱՆՔ ԱՐԱՆՑ

Aáron, Ահարոն, Ահարոնն:
A'bel, Աբել:
A'braham, Աբրահամ:
A'bsalom, Աբիսողոմ:
A'dam, Ադամ:
Adólphus, Ադոլփոս:
Adrian, Ադրիանոս:
A'lan, Ալան:
A'lbert, Ալբերտ, Ալբերտոս:
A'lexander, Աղեքսանդր:
A'lfred, Ալփրեդ:
Algérnon, Ալկեռնոն:
Alphónso, Ալփոնսոս:
A'mbrose, Ամբրոսիոս:
A'mos, Ամովս:
Ananías, Անանիա, Անանիաս:
A'ndrew, Անդրէաս:
A'nselm, Անսելմոս:
A'nthony, Անտոն, Անտոնիոս:
A'rchibald, Արքիբալդ:
A'rnold, Առնոլդոս:
A'rthur, Արթուր:
Athanásius, Աթանաս, Աթանասիոս:
Augústin, Աւգոստինոս:
A'ustin, Աւստին:
Azáriah, Ազարիա, Ազարիաս:
Bábtist, Մկրտիչ:
Bárnaby, Բառնաբաս:
Barthólomew, Բարթուղիմէոս:
Básil, Բարսեղ, Բասիլիոս, Վասիլ:
Bénjamin, Բենիամին:
Bénnet, Բենեդիկտոս:
Bérnard, Բեռնարդոս:
Blase, Վլաս, Վլասիոս:
Bonavénture, Բոնավենտուրա:
Bóniface, Վոնիփակիոս:

Caésar, Կեսար, Կեսարիոս:
Cáleb, Քաղէբ:
Cécil, Կեկիլիոս:
Chárles, Կարոլոս:
Chrístian, Քրիստիանոս:
Chrístopher, Քրիստափոր:
Chry'sostomy, Ոսկեբերան:
Cláudius, Կղաւդիոս:
Clément, Կղեմէս, Կղեմենտոս:
Cónrade, Կոնրադոս:
Cónstantine, Կոստանդին, Կոստանդիա-
նոս:
Cornélius, Կոռնելիոս:
Críspin, Կրիսպինոս:
Cúthbert, Կութբերդոս:
C'yprian, Կիպրիանոս:
Cy'ril, Կիւրեղ:
Dániel, Դանիէլ:
Dávid, Դաւիթ:
Demétrius, Դեմետրիոս, Դեմետր:
Dénis, Դիոնեսիոս:
Diony'sius, Դիոնեսիոս:
Dóminic, Դոմինիկոս:
Dúnstan, Դունստան.
E'dgar, Հեդգար:
E'dmund, Հեդմոնդ:
E'dward, Եդուարդ.
E'dwin, Եդուին, Եդուինոս:
E'gbert, Եգբերտ:
Eleázar, Եղիազար, Եղիազարոս·
E'ldred, Ելդրեդ:
Elías, Եղիա:
Elísha, Եղիշէ, Եղիսէ:
Emánuel, Մանուէլ:
E'noch, Ենովք:
E'phraim, Եփրեմ:
Erásmus, Երասմոս:

E'rnest, Եռնեսդ:
Esáias, Եսայի, Եսայիաս:
E'sau, Եսաւ:
E'thelbert, Եթելբերտ:
E'thelred, Եթելրեդոս:
E'thelward, Եթելուարդ:
E'van, Եւան:
E'verard, Եւերարդ:
Eúgene, Եւգինէոս:
Eusébius, Եւսեբիոս, Եւսեբի:
Eústace, Եւստաքէոս:
Ezechías, Եզեկիա:
Ezéchiel, Եզեկիէլ:
Ezra, Եզր, Եզրաս:
Fábian, Փաբիանոս:
Félix, Փելիքս:
Ferdinándo, Փերդինանդոս:
Férrand, Փերրանդոս:
Fortunátus, Փորտունատոս:
Fráncis, Փրանկիսկոս:
Fréderic, Փրեդերիկոս, Փետերիկոս:
Gábriel, Գաբրիէլ:
Geóffry, Կոփրեդոս:
Géorge, Գէորգ:
Gérard, Գերարդոս:
Gérman, Գերմանոս:
Gérvase, Գերուասիոս:
Gídeon, Գեդէոն, Գեդէովն:
Gílbert, Գիլբերդոս:
Giles, Ժիլ:
Gódard, Գոդարդոս:
Gódfrey, Գոդփրէ:
Grégory, Գրիգոր, Գրիգորիոս:
Gríffith, Գրիփիթ:
Guy, Կի:
Hárold, Հարոլդոս:
Hénry, Ենրիկոս:
Hérbert, Հերբերտոս:
Hércules, Հերքիւլէս, Հերակլէս:
Hiérom, Հերոնիմոս:
Híllary, Հիլարիոս:
Hóratio, Որատիոս:
Hówel, Հովէլ:
Húbert, Հուբերտոս:
Hugh, Հուգոն:
Húmphrey, Հումփրէ:
Ingram, Ինգրամ:
I'saac, Իսահակ, Սահակ:
Jábesh, Յաբէշ:
Jácob, Յակովբ:
Jámes, Յակովբ:
Jásper, Գասպար:
Jéffry, Գեփրի:
Jéremy, Երեմիա, Երեմիաս:
Job, Յովբ:
Jóel, Յովէլ:
Jóhn, Յովհաննէս, Յովհան, Յոհան:
Jónah, Յովնան:
Jónas, Յովնան:
Jónathan, Յովնաթան:
Jóscelin, Ճոսլին:
Jóseph, Յովսէփ, Յովսեպոս:
Josías, Յովսէ, Յովսիա:
Jóshua, Յեսու:
Jude, Յուդա, Յուդաս:
Júlian, Յուլիանոս:
Július, Յուլիոս:
Jústus, Յուստոս:
Kénard, Կենարդոս:
Kénelm, Կենելմոս:
Késter, Կեստէր, Կեստերոս:
Lámbert, Լամբերտոս:
Law'rence, Լաւրենտիոս:
Lázarus, Ղազար, Ղազարոս:
Léolin, Լեոլին:
Leónard, Լէոնարդոս:
Leópold, Լէոպոլդ:
Lewéllin, Լիւելլինոս:
Léwis, Լուդվիկ:
Liónel, Լիոնել:
Lúcious, Լուկիոս:
Luke, Ղուկաս:
Málachi, Մաղաքիա, Մաղաքիաս:
Mark, Մարկոս:
Mármaduke, Մարմադուքս:
Mártin, Մարտինոս:
Mátthew, Մատթէոս:
Matthías, Մատաթիա:
Maúrice, Մաւրիկ:
Maximílian, Մաքսիմիլիանոս:
Méredith, Մերեդիթ:
Mérric, Մերրիկ:
Míchael, Միքայէլ:
Míles, Մելէս:
Mórgan, Մորգան:
Móses, Մովսէս:
Náthan, Նաթան:
Nathánael, Նաթանայէլ:
Neal, Նէալ:
Nehemiáh, Նէեմի, Նէեմիաս:
Néstor, Նեստոր, Նեստորիոս:
Nícholas, Նիկողայոս:
Nóel, Նոյել, Նատալէս:
Nórman, Նորմանոս:
Obadíah, Ովբադիա:
O'liver, Ոլիբեր:
Orlándo, Որլանդ, Հրելանդ:
O'smond, Ոսմոնդ:
O'swald, Ոսուալդ:
O'tto, Ոթոն:
O'wen, Ուէն, Ուենոս:
Pásca, Պասքա:

Pátrich, Պատրիկ։
Paul, Պաւղոս։
Pércival, Պերկիվալ։
Péter, Պետրոս։
Philémon, Փիլեմոն։
Phílip, Փիլիպպոս։
Phíneas, Փենեէաս։
Pósthumous, Պոսթումոս։
Quíntin, Կուինտինոս։
Ralp, Հռալփ։
Rándal, Հռանդալ։
Rándolph, Ռանդոլփ։
Ráymond, Հռայմոնդ։
Reúben, Ռուբէն։
Rey'nold, Հռէյնոլդ, Հռենալդ։
Rice, Հռեկոս։
Ríchard, Ռիքարդ։
Róbert, Ռոբերտ։
Róger, Ռոգեր։
Rówland, Հռոլանդ։
Rúfus, Ռուփոս։
Rúpert, Ռուպերտոս, Հռոբերտոս։
Sámpson, Սամփսոն։
Sámuel, Սամուէլ։
Saul, Սաւուղ։
Sebástian, Սեբաստիանոս։
Seth, Սէթ։
Shádrach, Սեդրաք։
Sígismund, Սիգիսմունդ։
Silvánus, Սիլուանոս։
Silvéster, Սեղբեստրոս։
Símeon, Սիմէոն, Շմաւոն։
Símon, Սիմոն, Սիմովն։
Sólomon, Սողոմոն, Սողոմովն։
Stéphen, Ստեփանոս։
Swíthin, Սուիթինոս։
Théobald, Թէոբալդ։
Théodore, Թէոդորոս, Թորոս։
Theodóric, Թէոդորիկոս։
Theodósius, Թէոդոս, Թէոդոսիոս։
Théophilus, Թէոփիլոս։
Thómas, Թովմաս։
Thúrstan, Թուրստան։
Tímothy, Տիմոթէոս։
Títus, Տիտոս։
Tobías, Տովբիա։
Tóbit, Տովբիթ, Տուբիթ։
Tóby, Տովբիա։
Trístram, Տրիստրամ։
Urban, Ուրբանոս։
Uríah, Ուրիա։
Válentin, Վալենդինոս։
Víncent, Վինկենտիոս, Բեկենտի։
Wálter, Գուալտերոս։
Wílliam, Գուլիելմոս։
Zacchéus, Զաքէոս։
Záchary, Զաքարիա, Զաքարիաս։
Zádok, Սադովկ։
Zedekíah, Սեդեկիա, Սեդեկիաս։

NAMES OF WOMEN

ԱՆՈՒԱՆՔ ԿԱՆԱՆՑ

Abigail, Աբիգիա։
A'gatha, Ագաթա։
A'gnes, Ագնէս։
Alethéa, Ալէթիա, Իսկուհի։
Alíce, Ալիկ։
Amélia, Ամելիա։
A'my, Ամի։
Ann կամ A'nna, Աննա։
A'nnis, Աննիս։
Arabélla, Արաբելլա։
A'vice, Աբիկ։
Bárbara, Վարվառէ։
Báthsheba, Բէթսաբէ։
Béatrice, Երանուհի։
Béllа, Բելլա։
Benígma, Բենիգմա։
Bértha, Բերթա։
Blanch, Բլանգա, (Սպիտակ)։
Bóna, Բոնա։
Brídget, Բրիգիտա։
Carolína, Կարոլինէ։
Cassándra, Կասսանդրա։
Cátharine, Կատարինէ, Կաթարինէ։
Chárity, Խարիտիա, Խարիտէ։
Chárlotte, Կարլոտտա։
Chlóe, Քլոէ։
Christiána, Քրիստինէ։
Cícely, Կեկիլիա։
Clare, Կլարա։
Clarissa, Կլարիսսա։
Clementína, Կլեմէնտինա։
Cómfort, Կոմֆորտ։
Cónstance, Կոստանդիա։

Dámaris, Դամարիս։
Déborah, Դեբովրա, Դեբորա։
Diána, Անահիտ, Արտեմիս։
Dído, Դիդոն։
Dínah, Դինա։
Dióna, Դիոնա։
Dórcas, Այծեմնիկ։
Dórothy, Դորոթիա։
Drusílla, Դրուսիլլա։
E'dith, Եդիթ։
E'leanor, Ելէանորա։
Elíza, Ելիսա։
Elízabeth, Եղիսաբէթ։
E'mma, Եմմա։
E'sther, Եսթեր։
Eve, Եւայ։
Eúnice, Եւնիկէ։
Fait, Ֆէթա։
Felícia, Փելիկիա, Երանուհի։
Flóra, Փլորա։
Flórence, Փլորենտիա։
Fórtune, Փորտունէ։
Fránces, Փրանկիսկա։
Gértrude, Գերտրուդա։
Gíllian, Գիլլիան։
Grace, Գրատիա։
Hágar, Հագար կամ Ագար։
Hánnah, Հաննա կամ Յովհաննա։
Hárriot, Հարրիոտա։
Hélen, Հեղինէ։
Héster, Եսթեր։
I'sabel, Յեզաբէլ։
Isabélla, Զապէլ։
Jane, Յովհաննա։

Jáquet, Յակովբինա։
Jemíma, Յեմիմա։
Jénnet, Յեննէա։
Joan, Յակովբէա։
Júdith, Յուդիթ։
Júlia, Յուլիա, Յուղիասա։
Juliána, Յուլիանէ։
Kátharine, Կաթարինէ, Կատարինէ։
Leah, Լիա։
Leonóra, Լէոնորա։
Léttice, Լետտիկէ։
Love, Լոբէ։
Lucrétia, Լուկրետիա։
Lúcy, Լուկիա։
Ly'dia, Լիւդիա։
Mábel, Մաբել։
Mágdalene, Մագդաղինէ։
Márgaret, Մարգարիտա։
Márgery, Մարգերա, Մարգարիտա։
Mártha, Մարթա։
Máry, Մարիամ։
Matílda, Մադիլդա։
Maud, Մովդ։
Mélicent, Մելիկենա։
Mércy, Մերկի։
Míldred, Միլդրեդ։
Náncy, Նանսի։
Nánny, Նաննի, Աննա։
Náomi, Նոյեմի։
Pátience, Պասիենցիա։
Paulína, Պաւլինա։
Penélope, Պենելոպէ։
Phílippa, Փիլիպպա։
Phoébe, Փիբէ։
Phíllis, Փիլլիս։
Priscílla, Պրիսկիլլա։
Prúdence, Պրուդենտիա։
Ráchel, Ռաքէլ, Հռաքէլ։
Rebécca, Ռեբեկա։
Rhode, Հռոդէ։
Rósamond, Ռոսամոնդ։
Rose, Վարդուհի։
Ruth. Հռութ։
Sabína, Սաբինա։
Sábrin, Սաբրին։
Sálome, Սաղոմէ։
Sárah, Սառա։
Síbyl, Սիբիլ։
Sísera, Սիսարա։
Sophía, Սոփիա։
Sophrónia, Սոփրոնիա։
Stélla, Աստղիկ։
Susánna, Շուշան։
Tábitha, Տաբիթա։
Thámar, Թամար։
Theodócia, Թէոդոսիա։
Thómasin, Թովմասինէ։
U'rsula, Ուրսուլա։
Wínifred, Գուինիֆրեդա, Վինիֆրեդա։
Zenóbia, Զենոբիա։

AA 000 638 033 1